



This is a digital copy of a book that was preserved for generations on library shelves before it was carefully scanned by Google as part of a project to make the world's books discoverable online.

It has survived long enough for the copyright to expire and the book to enter the public domain. A public domain book is one that was never subject to copyright or whose legal copyright term has expired. Whether a book is in the public domain may vary country to country. Public domain books are our gateways to the past, representing a wealth of history, culture and knowledge that's often difficult to discover.

Marks, notations and other marginalia present in the original volume will appear in this file - a reminder of this book's long journey from the publisher to a library and finally to you.

Usage guidelines

Google is proud to partner with libraries to digitize public domain materials and make them widely accessible. Public domain books belong to the public and we are merely their custodians. Nevertheless, this work is expensive, so in order to keep providing this resource, we have taken steps to prevent abuse by commercial parties, including placing technical restrictions on automated querying.

We also ask that you:

- + *Make non-commercial use of the files* We designed Google Book Search for use by individuals, and we request that you use these files for personal, non-commercial purposes.
- + *Refrain from automated querying* Do not send automated queries of any sort to Google's system: If you are conducting research on machine translation, optical character recognition or other areas where access to a large amount of text is helpful, please contact us. We encourage the use of public domain materials for these purposes and may be able to help.
- + *Maintain attribution* The Google "watermark" you see on each file is essential for informing people about this project and helping them find additional materials through Google Book Search. Please do not remove it.
- + *Keep it legal* Whatever your use, remember that you are responsible for ensuring that what you are doing is legal. Do not assume that just because we believe a book is in the public domain for users in the United States, that the work is also in the public domain for users in other countries. Whether a book is still in copyright varies from country to country, and we can't offer guidance on whether any specific use of any specific book is allowed. Please do not assume that a book's appearance in Google Book Search means it can be used in any manner anywhere in the world. Copyright infringement liability can be quite severe.

About Google Book Search

Google's mission is to organize the world's information and to make it universally accessible and useful. Google Book Search helps readers discover the world's books while helping authors and publishers reach new audiences. You can search through the full text of this book on the web at <http://books.google.com/>

A

971,317




ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԻԳՈՐ ԱԶԲՈՅՆԵԼ
Կարգաթիւ *58*

Bararan sub grats

ԲԱՌԱՐԱՆ


ՍՈՒՐԲ ԳՐՈՑ



ՊԱՏԿԵՐՈԳ, ԱՃԻԱՐՀԱՑՈՒՑՈԳ

ԵՒ

ՏԱԽՏԱԿՈԳ



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ա. ՅԱԿՈԲ ՊՈՅԱԶԵԱՆ

1881


GRAD
Eric
438
Buhr

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Ամէն Գրիստոնեայ ուրախութեամբ կընդունի որեւիցէ գիրք որ Սուրբ Գրոց վրայ լաւագոյն տեղեկութիւն ստանալու կը նպաստէ : Այսպիսի նպաստ մը, ինչպէս կը յուսանկը, պիտի ըլլայ մատեանս, որ կը պարունակէ Ամերիկայի եւ Եւրոպայի մէջ Սուրբ Գիրքը քննող գիտնոց նորագոյն հետազօտութիւններուն արդիւնքը : Մասնաւոր փոյթ եւ խնամ տարուած է այս գրքին մէջ արուած տեղեկութեանց ճշգութեանը, ինչպէս նաև ուղղութեան նշանագրաց եւ թուանըշանաց որ Սուրբ Գրոց այլեւայլ մասերուն գլուխները եւ համարները կը ցուցնեն :

Կը յորդորենք որ ընտանիքներ, եւ կիրակնօրեայ Դպրոցաց ուսուցիչներ եւ ուսանողներ գործածեն այս գիրքը :

Իցիւ գիւրութիւն ըլլար մատեանս անոնց որ կը փափաքին տեղեկանալ Սուրբ Գրոց յորում միայն կը գտնուին յաւիտենաւկան կենաց խօսքերը : Այս է մեր իզձը եւ աղօթքը :



GRAD
EREN
433
101.93

ԲԱՌԱՐԱՆ

ՍՈՒՐԵ ԳՐՈՑ

Ար : Այս բառը չի գտնուիր Առաքը Գրց մէջ : Թալմսւարին մէջ է, և Հրեկից որպազան աարւոյն հինգերորդ ամսեան, իսկ քաղաքական տարւոյն մետասաներորդ ամսեան անսուն է : Ըստ վկայութեան յեանց՝ այս ամսուր կը սկսէր Օգոստոսի նոր լուսանին : Հրեկից օրացուցին մէջ Ալք ոգոյ ամսուր էր : Ամսոյն մէկին ծոմ էր Ահարոնի մահուան համար, թուոց ԼԳ. 38 . ուրիշ ծոմ կար ամսոյն ինին ի յիշատակ պյան առաւաւեալին :

Հրամանին որով Եղիպտոսէ ելլոդներէն շատերը մերժուեցան մտնելէ աւեաեաց երկիրը, ինչպէս նաև ի յիշատակ կործանման առաջին և երկրորդ տաճարին : Տես Ամիս :

Արտոն կամ Ապազդիան : Առաջինը երրայեցերէն է, երկրորդը՝ Յաւնարէն . երկուքն ալ կը նշանակէն սուսէն, Յայտ . թ. 11 : Կը կոչուի “ անդունդին հրեշտակը ”, այսիհեն հրեշտակ մահու կամ սատակին հրեշտակ :



ԱՐԱՆ ԳԵՑ ՆԻ ԴԱՄԱՍԿՈՍ

Արանա և Փարփար, գետք Դամակոսի, Դ թագ. Ե. 12 : Արանան անտարակոյս պյամու Բարագան էր, Յունաց Գրիլոսորբասոր : Յոտակ, զով և արագնթաց զետ է լեռանին, կը բիի Անդիկրանանէ, յարեկից հիւսիսոյ Հերմանի, և կը հոսէ գեղ հարաւային արեւելան գաշար : Դա-

մասկոսի մօտ կը գառնայ գեղ արեւելք, և քաղքին պարոպին սոսորատէն քերելով կը թագի 20 մղոն գեղ արեւելք երկը մեծ լիճերէն մէկուն մէջ . է մշտահոս, և այնպէս յորդաջուր, որ թէպէս իրը ինը կամ ասոյ ճիւղ կամ ջրանցք կը բաժնուի գաշտը ոսոգելու և ջուր տալու

քաղքին և շրջակայ գիւղօրէից, տակաւին մեծ է մինչև վերջը:

Դամասկոսի գաւառին մէջ երկրորդ մեծ է ինքնազլուն գետ է Աւայր՝ որ կ'անցնի Դամասկոսի հարաւային կողմի գաշտէն, և կը թափի վերոյիշեալ երեք լմենքուն ամենէն հարաւայինը: Այս կարծուի թէ Սուրբ Գրոց Փարփառն պյու է: Որովհետեւ Դամասկոսի պյու գետերը երրէք չեն ցամաքիր, ոյլ կրեմոյ դրախտին պէս պաղաքեր և գեղեցիկ կ'ընեն երկերը զոր կ'ոռողեն, նէման յիշաւին անախածար համարեցաւ զանաքք քանի իսրայէլի ջուրերը, որ կը ցամաքին ամեռաւառ տօթազին օրերը:

Արարիմ, մերինք յարեկելից մեռեալ ծովուն և սուրբին Յորդանանու, “Երեսվէ դիմացը”, Ավարտւ և Ռուբենի ցեղին երկին մէջ: Այս մերանց առածութիւնը ճշգիւ որտչել անհնար է: Նարաւ, Փառա և Փոդովը լեռներն Արարիմն գույղին կը վերաբերէին, թուոց ի. լ. 12. լ. գ. 47. 48. Բ. թ. լ. 49. լ. 3. ի. ի. յեարիմի, թուոց ի. լ. 11. է, կը թուի նշանակել նոյն շլթային հարաւային մասը:

Արքայ Ասորերէն անուն է և կը նշանակէ հայ: Կը ցուցինք մահաւանդ պյու գութը, ընտանաւթիւնը և մերը վատահաւթիւնը որ է ի մէջ ծնողաց և որդուց, Մարկ. Ժ. 36. Հառվմ. լ. 15. Գաղ. Դ. 6:

Արքենքոմ, նուու, Երովնոյ, Պ. Ա. տացի էր, որ Ողբայի սոսկալի մահաւանէն եռըք, տապանակն իր տունը ընդունելով օրհնուեցաւ: Ասկէ քաջալերուելով Դաւիթ տարաւ տապանակը Երուսալէմ: Արքենք և որդիքը նզան գանձապան վկայութեան իորանին Երուսալէմ, Բ. Թագ. Զ. 10-12. Ա. Մարգ. Ժ. 18-24. Ժ. 38. ի. Զ. 1-8. 15:

Արքեմենէք, նուու Խստասոէ, Եղեկիս թագաւորին Եթօսկացի ծառան, որոյ միջոցաւ ազտեցաւ Երեմիս առվաման ըլլալէ ազակեղի բանաին մէջ: Այս պատճառաւ անկնառ նաց Արքեմենէք երր Երուսալէմ տախուեցաւ Նարուգարանէն, երեմ: Ա. 7-13. լ. թ. 15-18: “Տերը Կը նշոյ անսկ որ իրն են”:

Արդիա, Ճ-ոյ Տեռն: 4. Աքայարու տանը անտեսն էր: Երբ Ցեղարդէր կը ջարդէր մարգարէները, Արդիա հարիւր մարգարէ պազտեց մահուանէ, զահելով զանանք երկու քարպարէներու մէջ և ուտելիք տալզ անոնց, Գ. Թագ. Ժ. 4:

2. Փոքր մարգարէից շորրորդին անոնն է: Այս կարծուի թէ Արդիա մարգարէացաւ 587 ին նախ քան զի՞ր: Արդարէ չի կրնար սոսուգիւ ըսուիլ թէ երբ ապրեցաւ Արդիա, սոկայն հաւատական է թէ ժամանակակից իր Երեմիսի և Եղեկինիլ: Այբ մինչոյն սոսկալի պատուհանը մարգարէացան Եդովմայեցւց վրոյ ի պատիժ: անոնց ամբարտաւանութեան, բանութեան և անգութիւնամանացը որսվք վարուեցան Հըրեկից հետ Երուսալէմոյ կործանուելուն ետք ետքը: Արդիու մարգարէութիւնը կատարուեցաւ Երուսալէմի կործանմանէն իրը հինգ տարի եռքը:

3. Արդիա անուամբ ուրիշ սութիւն տան անձինք կը յիշուին, Ա. Մարգ. Գ. 21. ի. 3. լ. 38. թ. 16. հ. Ժ. 9. ի. 19. Բ. Մարգ. Ժ. 7. լ. 7. 12. Եց. լ. 9. Նէմ. Ժ. 5:

Արդիու մարգարէութիւնը: Տես Արդիա 2:

Արենագով, Ճ-ոյ Նուկը: Այս բազգէարէն անունը տրուեցաւ Ազարիսի, այն երեք իշխանազուն պատանէկաց միջն որ Յուգոյի երկիւն գերի տարուեցան Նարուգարէնուորոյ ժամանակ, և անոր ազրունեաց մէջ ընկեր էին Դանիելի, Դան. Ա. 1. և իրենց առաքինութեան, իմաստութեան և բարեպաշտութեանը համար բարձր պաշտօնի հասան: Դան. Ա. 3-19. թ. 17. 49: Անոնց անյօդդողդ հաստատութիւնը զԱսուածած գաւանիւլ կապաշտից առ չե, ինչպէս նաև բորբոքեալ հնոց ազտուում ձեռամբ հրեշտակի, շատերուն պատճառ եղան ծշմարիտ Աստաւածը ճանչնալու, և յութեան երեւիլ ըրին պյու բարեպաշտ պատանիներն, իր օրինակ գերազանց և հասաւառն հաւատոյ առ Աստաւած, Դան. Գ. Երբ. Ժ. 34: Տես և Հնոց:

Արենեղեր, Անտոնիուս, անուն

էր աեզւոյն ուր Սամուել քար մը կանգնեց ի յիշտակ չնորհակալութեան Աստուծոյ օգնութեանը որ արուեցաւ իօրպետի օրդւոց ազօթիւք Սամուելի Փղշտացւոց գէմմէծ պատերազմի մը մէջ՝ Անկէ ռաջ իօրպետ նոյն տեղը յաղթուած էր և տապահակը գերի տարուած էր, Ա. Թագ. Դ. 1. Ե. 1. Ե. 5-12.

Արենմեր, հոյր լուսոյ, որդի էր Սաւուզի հօրեղբօրը Նիքեայ և անոր զօրացը զօրավար, Ա. Թագ. Ժ. 50. Սաւուզի մահուանէն եւոք եօթք արքի թիկունք եզու անոր օրդւոյն Յերուալթէի, բայց Սաւուզի հարճին թեսփոյի պատճառու Յերուալթէին յանդիմանունելով, ամրոց թագաւորութիւնը Դաւթի ներքէ միացնելու ձեռնարկեց, բայց դաւով ոպանուեցաւ Յովարէն, կամ ի վեժ մահուան Յօվարու եղրօն Ասոյէլի զոր Արենմեր առաջ ոպանած էր: և կամ, որ աւելի հաւանական է, առ նախանձու: Այս սպանութիւնը դարձելի թուեցաւ Դաւթի որ ողբ յօրինեց Արենմերի մահուան վրայ, Բ. Թագ. Բ. 8. Գ. 33. Դաւթի յետոյ Սոզոմոնի յահնեց մահուամբ պատուհասել Յօվարոյ ամրը, Գ. Թագ. Բ. 5. 6.

Արեստա, հոյր չնայոյ կամ որ հոյր է, Դաւթի քրօնը Հարուհեայ երեք օրդւոց երեցն էր, եղբայր Յովարու Ասոյէլի, Դաւթի քաջագոյն զօրաւորութիւն մին, Ա. Մնաց. Բ. 16, և հաւասարիմ իր մօրեղբօրը, թագաւորին: Արեստա եկաւ միանկ Դաւթի հետ Սաւուզի վրանը, Ա. Թագ. Խ. 7-11. և Յերուալթէի գէմ պատերազմին մէջ, Բ. Թագ. Բ. 18. 24, ինչպէս նաև Եղովանյեցւոց, Ա. Մնաց. Ժ. 12, 13, Ասորւոց ու Ամմոնացւոց գէմ պատերազմերուն մէջ, Բ. Թագ. Ժ. 10, հրամանաւար էր: Փղշտացւոց գէմ կոռույ մը մէջ զԴաւթի պատեց վանդէ սպաննելով Յերարինոր հսկոյն, Բ. Թագ. Խ. 16. 17. Արեստա իւր նիզակը կանգնեց երեք հարիւրի գէմ և բազանեց զանձնք, Բ. Թագ. Խ. 18. և Սեմէրի, Արիսոզամյ և Մարէրի գէպէերուն մէջ Դաւթի հետ Բ. Թագ. Ժ. 9. Ժ. 2. Խ. 6, 7:

Արեստան, պայծու, իօրպէյի գատարուոց տատէերսրդն էր, նեթզեմետցի, Եօթը տարի գատաւորութիւն ըրաւ, և անուանի էր իւր ընտանեաց բազմութեան և յաջութեանը կողմանէ, 1182 ին նախ բան զբր., Դատ. Ժ. 8:

Արել-ըերմաքա, որտ ուն Մատոյ, քաղաք էր ցեղին Նեփթաղիմայ, ի հիւսիսոյ Մատոնի լընին: Սարէէի ապոտամբութեան տաենն պաշարուեցաւ այս քաղաքը, Բ. Թագ. Խ. 13-22. ութուուն աարի եսըը առաւ զայն թենագագ, Գ. Թագ. Ժ. 20. և գարձեալ 200 տարի եռըր, Թագամբ փաղառար, Դ. Թագ. Ժ. 29. Բ. Մնաց. Ժ. 9. 4 համարին մէջ կը կոչուի Արելմայիմ: Բաղդատէ Գ. Թագ. Ժ. 20. կը կոչուի նաև լոկ Արէլ, Բ. Թագ. Խ. 18:

Արել-մայիմ, որտ ոս կոչի: Տես Արել-ըերմաքա:

Արելմատալա, որտ զօրաց, էր քաղաք Խապարայ, Յորդանանումո, նեթասկետայէն տասը մէնոն գէոյ ի հարաւ: Գեղէնն այս տեղալոյն մօտ զարկաւ Մագիստրուները, Դատ. Խ. 22. Հսո ծնաւ և Եղիսէ, Գ. Թագ. Ժ. 16:

Արելմատիմ, որտ Եկեղեցուց: Այս անունը յիշեալ տեղալոյն արքուեցաւ Յափսեփայ և ընկերներուն կօթնօրեց ողբէն համար, երբ Յակոբ մարմինը Եդիսպասուն թաղուելու կը տարուէր, Մնադ. Մ. 10, 11. Այս տեղը Երիեովի գաշտին մէջ էր, Երիեովի և Յորդանանու մէջանեղ:

Արելմատիմ, որտ Սարէկ, Մշագրու գաշտին մէջ էր, յարեկից Յորդանանու, և ֆառովի լեռնան մօտ: Յատաջ ման զման Մովսէսի իօրացէլի օրդւոց բանակատեցեց մին էր, Բաւու Ղ. Գ. 49. Յեսուայ Բ. 1 համարին մէջ կը կոչուի Սատիմ: Մովսէրացի և Մագիստրոցի կանոյը հսու հրազդարցին իօրպէլացիներն ի պդսւմթիւն և ի զաշտօն թէլիք գովրայ, և 24,000 սկիբ մեռ առ հարուածով, Բաւ. Խ. 1:

Արելքերամիմ, որտ այխորուց, էր գիւղ Ամմնաց: աց, վեց մին հեռաւ Ամմնացւոց Ռարրոյէն, Դատ. Ժ. 33:

քաղքին և շրջակայ գիւղօրեկից, առհամարին մեծ է մինչև վերջը:

Դամասկոսի գաւառին մէջ երկրորդ մեծ է ինքնազլութ գետ և Աւայոր կանցնի Դամասկոսի հարաւային կողմի գաշտուն, և կը թափի վերը յիշեալ երկը լիճներուն ամսնէն հարստայինը: Կը կարծուի թէ Սուսր Գրոց Փարտարն այս է: Որովհեան Դամասկոսի այս գետերը երբէք չեն ցամաքիք, այլ իդեմոյ դրախտին պէս պաղաքեր և գեղեցիկ կ'ընեն երկերը զր կ'ոռոգեն, Նէեման յիրաւինախամեծար համարեցաւ զանոնք քան "Խորայելի ջուրերը", որ կը ցամաքին ամսուաւան տօթագին օրերը:

Աբարիմ, երինք յարեկից մեռեան ծովուն և սուրբին Յորդանանու, "Երիքսվի զիմացը", Սովորու և Ռուբենի ցեղին երկին մէջ: Այս լիբանց տարածութիւնը ճշգիւ որոշել անհնալ է: Նարաւ, Փառաւ և Փռդովր լիւաներն Աբարիմու գուույն կը վերաբերէին, Թուոց իի. 12. Լ. Պ. 47. 48. Բ. Օր. Լի. 49. Լ. Պ. 1. Ի. յետարիմի, Թուոց իի. 11. Կը թուրի նշանակել նշն շլթային հարաւային մասը:

Աբրայ Ասորերէն անուն է և կը նշանակէ հոյք: Կը ցուցինք մահաւանդ այս գութը, ընտանութիւնը և սիրավոտահութիւնը որ է ի մէջ ծնսզաց և սրգաց, Մարկ. Ժ. 36. Հառվմ. Բ. 15. Գաղ. Դ. 6.

Աբրեգոմ, ծոռայ Երուսայ, Ղետացի եր, որ Ողբեկ սոսկալի մահաւանդ անձն եռըր, ասպանակն իր տունը ընդունելով օրհուեցաւ: Ասկէ քաջայերուելով Դաւիթ տարաւ տապանակը Երուսաղէմ: Աբրեգոմ և որդիքը եղան գանապան միայութեան խորանին Երուսաղէմ, Բ. Թագ. Զ. 10-12. Ա. Մնաց. Ժ. 18-24. Ժ. 38. Ի. Զ. 4-8. 15:

Աբրեմելէք, ծոռայ Բուսարէ, Եղեկիս թագաւորին Եթափացի ծառան, որոյ միջոցաւ ազատեցաւ Երեմիս սովամնան ըլլալէ ազանելի բանաւին մէջ: Այս պատճառաւ անխառ Թուց Աբրեմելէք երբ Երուսաղէմ տառեցաւ Նարուղարգանէն, Երեմ. 1. Բ. 7-13. Լի. 15-18: "Տէրը կը նանշայ անսնք որ իր ենք:

Աբրիտ, ծոռայ Տեռու: Դ. Աբայարու տանը անտեսն էր: Երբ Յեղարել կը ջարդէր մարգարէները, Աբդիս հարիւր մարգարէ ազատէց մահուանէ, պահելով զանոնք երկու քարայրներուն մէջ և ուտելիք տալով անոնց, Գ. Թագ. Ժ. 4:

2. Փոքր մարգարէից չորրորդին անունն է: Կը կարծուի թէ Աբդիս մարգարէացաւ 587 ին նախ քան զի՞ր: Աբդարէ չի կրնար սոսուգիւ ըսուիլ թէ երբ ապրեցաւ Աբդիս, ասկայն հաւանական է թէ ժամանակակից էր Երեմիոյի և Եզէկիելի, որք միենայն սոսկալի պատուհանը մարգարէացաւ Եղովմայեցւոց վրոյ ի պատիժ: անոնց ամբարտաւանութեան, բանութեան և անգութիւնամանցը որովք վարուեցան Հրեկից հետ Երուսաղէմոյ կործանուելին ետքը: Աբդիու մարգարէութիւնը կատարուեցաւ Երուսաղեմի կործանուանէն իր հինգ տարի ետքը:

3. Աբդիս անուամբ ուրիշ ութիւն տան անձինք կը յիշալին, Ա. Մնաց. Գ. 21. ի. 3. Լ. 38. Բ. 16. 44. Բ. 9. Ի. 19. Բ. Մնաց. Ժ. 7. Լ. Պ. 12. Ելլ. Լ. 9. Նէեմ. Ժ. 5. Աբդիու մարգարէութիւնը: Տես Աբդիս 2:

Աբրեմագով, ծոռայ Նախուց: Այս Քաղկեարէն անսւնը տրուեցաւ Ազարիոյի, այն երկը իշխանազուն պատանեկաց միջն որ Յուգայի երկիւն գերի տարուեցան Նարուուդոյանուորայ ժամանակ, և անու արքունեաց մէջ ընկեր եին Դանիիլի, Դան. Ա. 7. և իրենց առաքինութեան, իմաստութեան և բարեկայտութեանը համար բարձր պաշտօնի հասան: Դան. Ա. 3-19. Բ. 17. 49. Անոնց անյօդգողդ հաստատութիւնը զլաւուած դաւանելու կապաշտից առջեւ, ինչպէս նորե բորբքաւ հնոցէ ազատումը ձեռամբ հրեշտակի, շատերուն զատճառաւ եղան ճշմարիտ Աստուածը ճանշնալու, և յաւիւեան երեկելի ըրին այս բարեկայտաց պատանիներն, իրը օրինակ գերազանց և հաստատան հաւասար առ Ասուած, Դան. Դ. Երբ. Ժ. 34: Տես և Հնոց:

Աբրեմելէք, Աբրեմելէք, անուն

Էր տեղւցին ուր Սամսուէլ քար մը կանգնեց ի յիշատակ ջնորհակալութեան Աստուծոյ օգնութեանը որ արաւեցաւ խորպյէլ որդւոց ազօթիք Սամսուէլի Փղշատցւոց գէմ մէծ պատերազմի մը մէջ։ Անկէ առաջ խորպյէլ նոյն տեղը յաղթուած էր և տապահակը գէրի տարուած էր, Ա Թագ. Դ. 1. Ե. 5-12.

Արեններ, հոյր լուսոց, որդի էր Սաւուզի հօրեղբօրը Ներեխյ և անոր զօրացը զօրավար, Ա Թագ. Ժ. 50. Սաւուզի մահուանէն ետքը եօթը տարի թիկունք եղաւ անոր որդւոցին Յերուաթէի, բոյց Սաւուզի հարճին Ռեսփոյի պատճառաւ Յերուաթէին յանդիմանունելով, ամբողջ թագաւորութիւնը Դաւթի ներք միացնելու ձեռնարկից, բոյց դաւաւ սպառուեցաւ Յավարէն, կամ ի գրէտ մահուան Յովարսու եղբօրն Առյէլի զօր Արեններ առաջ սպանած էր։ և կամ, որ աւելի հաւանական է, առ նախանձու։ Այս սպանաթիւնը գարշէլի թուեցաւ Դաւթի որ սզբ յօրինեց Արենների մահուան վրայ, Բ Թագ. Բ. 8. Գ. 33. Դաւթի յետոյ Սազաննի յահնձեց մահուամբ պատօհանել Յովարոյ սմբիրը, Գ Թագ. Բ. 5. 6.

Արենսաւ, հոյր ընծոյչ կամ ո՞ հոյր է, Դաւթի քրոջ Հարուէնայ երկը որդւոց երեցն էր, եղբայր Յովարու և Առյէլի, Դաւթի քաջադոյն զօրաւորներէն մին, Ա Մնաց. Բ. 16, և հաւատարիմ իր մօրեղբօրը, թագաւորին։ Արենսաւ եկաւ միանակ Դաւթի հետ Սաւուզի վրանը, Ա Թագ. Ի. Զ. 7-11. և Յերուաթէի գէմ պատերազմին մէջ, Բ Թագ. Բ. 18. 24, ինչպէս նաև եղովմայեցաց, Ա Մնաց. Ժ. 12, 13, Ասուցու Ամմանցոց գէմ պատերազմներուն մէջ, Բ Թագ. Ժ. 10, հրամանատար էր։ Փղշատցւոց գէմ կուուց մը մէջ զիստիք ազատեց վասնգէ սպաննելով Յերաբինոր հսկոյն, Բ Թագ. Ի. Ա. 16. 17. Արենսաւ իր նիզակը կանգնեց երկը հարիւրի գէմ և ըսպաննեց զանձիք, Բ Թագ. Ի. Գ. 18. և Անտէի, Արենսաւոյ և Անդէէի դէպէրուն մէջ Դաւթի հետ էր, Բ Թագ. Ժ. 1. Ժ. 2. Ժ. 2. Ի. 6, 7.

Արենսաւ, գոյծուր, խորպյէլ դատաւորաց տառներորդն էր, թիթզինեմացի, Եօթը տարի գատաւորութիւն ըրաւ, և անսւանի էր իւր ընտանեաց բազմութեան և յաջութեանը կողմանէ, 1182 իւն նախ քառ զիր., Դատ. Ժ. 8.

Արեն-թերմատաքա, ուստ տան Մասոյ, քաղաք էր ցեղալ նեկթաղին, ի հրեփոյ Մաւանի լին։ Սաւեէի պատամբութեան ատենը պաշարուեցաւ այս քաղաքը, Բ Թագ. Ի. 13-22. ութառն տարի ետքը առաւ զայն թենադադ, Գ Թագ. Ժ. 20. և գարենալ 200 տարի ետքը, Թագաթֆազառար, Դ Թագ. Ժ. 21. Բ Մնաց. Ժ. 4 համարին մէջ կը կոչուի Արենմայիմ, Բաղդատէ Գ Թագ. Ժ. 20. Կը կոչուի նաև լոկ Արէլ, Բ Թագ. Ի. 48.

Արեն-մայիմ, ուստ ոս Զոսկ : Տես Արեն-թերմատաքա :

Արենմատլա, ուստ զարուց, Եր քաղաք Խոպարայ, Յորդանանաւմա, թիթասեասայէն ատոր մզն գէոց ի հարաւ։ Գեգէն այս տեղուցին մօտ զորկաւ Մադիանացիները, Դատ. Ի. 22. Հոս ծնաւ և եղիսէ, Գ Թագ. Ժ. 16.

Արենմարախմ, ուստ Եինդուցուոց, Այս անունը յիշեալ տեղուցին արբուեցաւ Յովանիոյ և ընկերներուն եօթնօրեկոյ ոզբին համար, երբ Յակուայ մարմնը Եգիպտոսէն թաղուելու կը տարուէր, Մնագ. Մ. 10, 11. Այս տեղը երիբովի գաշտին մէջ էր, Երիբովի և Յօրդանանաւ մէշտեղ։

Արենսաւիմ, ուստ Սարէկ, Ա Մնացու գաշտին մէջ էր, յարեկից Յօրդանանաւ, և փոգովը լերան մօտ Յուաշ քան զմանին Մովուէսի իրայէլի որդւոց բանակատեղքաց մին էր, Թուուց Լ. Գ. 49. Յեսուայ Բ. 1 համարին մէջ կը կոչուի Սատիմ։ Մովարացի և Մադիանացի կանոյքը հոս հրազդութիւն իսրայէլացիներն ի պատմիւն և ի պաշտօն թէլփուրայ, և 24,000 ոչիք մեռ առ հարսւածով, Թու. Ի. Ե.

Արենքերամիմ, ուստ այժմուուոց, էր գիւղ Ամմանցուոց, վեց մզն հեռաւ Ամմանցուոց Խորբայէն, Դատ. Ժ. 33.

Արիա, ուս հոյք ե Եհակ, և Ահարոնի ցեղին մէջ տան մը նահապետ էր: Երբ Դաւիթ քահանաները քառն և չորս գասակարդ քաժնեց՝ տաճարին սպասաւորութիւնը կարգաւ կատարելու, և Թերորդ գասակարդը կողուեցաւ յանուն Արիայ, Ա Մնաց. ի. 40: Այս գասակարգէն էր Զաքարիա, Ղուկ: Ա. 5:

2. Արիա էր Խորոյէլի առաջին թագաւորին Ցերորավամայ սրդին որ մեռաւ մանուկ: Արիալի էր և ողբաց անոր վրայ ազգը, քանզի Աստուծոյ առջել բարի բան մը գտնուեցաւ անոր վրայ, Գ. Թագ. Ծ. 1-18:

3. Արիա էր Յուգոյի առաջին թագաւորին Ուրբովամու օրդին: Գահը ելաւ յամի ստեղծ. աշխ. 30: 46, և երկր աստի միայն թագաւորեց: Ցերորավամայ հետ պատերազմ ընելով նշանաւոր յաղթաւթիւն մը բրաւ, Բ Մնաց. Ժ. 4:, բայց և այնպէս հետեւեցաւ իր հօրը չար օրինակին: Անոր մայրը, Մաքքա կամ Միքայիա, հաւանականապէս թառն էր Արիան զումայ, Գ. Թագ. Ժ. 2. Բ Մնաց. Ժ. Ա. 20. Ժ. 2:

4. Արիա էր մայր Եղիկիա թագաւորին, Բ Մնաց. ի. թ. 1:

5. Արիա էր Սամուելի երկրորդ որդին: Սամուել Խորոյէլի վրայ գատաւոր դրաւ զԱրիա և անոր եղրոյը: Ասոնց կաշտառակրծութիւնը և անիրաւութիւնը զատանա տուին ժողովրեան թագաւոր ինդրելու, Ա. Թագ. Ը. 4-5:

Արիարար, Քերոզան հոյք, օրդի էր Արիմելիքայ և տասներորդ քահանապէտ Հրեկ: Երբ Սաւուզ մարդ զրկեց ի Նոր ջնջել հան գտնելուած քահանաները, Արիաթար որ մանուկ էր դիմաւ անապատն առ Դաւիթ, Ա. Թագ. ի. թ. 11-23, որոյ քով կեցաւ իրրե քահանայ, Ա. Թագ. ի. թ. 9. Լ. 7: Դաւիթի թագաւորելէն ետքը հաստատելով քահանայապէտութեան մէջ, օգնական եղաւ անոր տապանակը Երսուազէմ բերելու, Ա Մնաց. Ժ. Ե. 11, 12, և էր Դաւիթի կողմը Արիանը մայ ապստամութեան ատենը, Բ Թագ. Ժ. Ե. 35, բայց յետոյ խեկան թողուց իւր բարեկամը Դաւիթ

անոր ծերութեան ատենը, և յարեցաւ Արոնիայի: Սողոմոն յաջորդելով հօրը, հանաց զԱրիաթար քահանայապէտութիւնէ, և զրկեց զանի Անաթովիթ, Գ. Թագ. Ը. 26, 27: այսուէս կատարուեցաւ մարգարելութիւնը որ եղած էր առ կեղծ էր առ Հեղի 150 տարի առաջ, Ա. Թագ. Ը. 27-36: Կ'երեկի թէ Սաւուզ հանելով քահանայապէտութիւնը Խթամարզ տունէն որմէ էր Հեղի՝ տուած էր Եղիազարայ տոհմին, զԱսդովիկ քահանայապէտ կարգելով: Այսուէս միենոյն ժամանակի մէջ երկու քահանայապէտութիւնը կոյին Խորոյէլի մէջ: Արիաթաթի Դաւիթի հետ, և Սադովիկ Սաւուզոյ, հետ Այս կրին քահանայապէտիւնը տեսնեց Արիմելիքը մահուածուանէն մինչեւ ցթագաւորութիւնն Սողոմոնի, յետ որոյ Սադովիկ և անոր ցեղը միայն կատարեց այս պաշտօնը:

Բայց գուարութիւնը մը կը ծագի ոս պարագայէն, որ, Գ. Թագ. Ը. 27: Կ'ըսուի թէ Արիաթաթար հանուեցաւ քահանայապէտութիւնէն հրամանաւ Սողոմոնի, մինչ, Բ Թագ. Ը. 17. Ա. Մնաց. Ժ. Բ. 16. ի. թ. 3, 6, 31: Կ'ըսուի թէ Արիմելիքը որդի Արիաթաթարայ քահանայապէտ էր զըդ ընդ Սադովիկայ: Այս գուարութիւնն հաւանականապէյն լուծումն այս է որ հայրը և որդին միտնամոյն կը կրին Արիմելիք և Արիաթաթար անունը: Հրեկը մէջ անուվոր չէր այս: Տես ի սորոց Արիգետ: Այս կերպով կրնանդ լուծել նաև այս գըդուարութիւնը որ Մարկոսի Ը. 26 համարէն կը ծագի: Այս համարին մէջ Մարկոս կ'ըսէ թէ Արիաթաթար տուաւ առաջաւորութեան հայր Դաւիթի, ակնարկելով Ա. Թագ. ի. Ա. 1-6 համարները, ուր Արիմելիք է փոխանակ Արիաթաթարայ:

Արիգետ, հոյք ցիւսիւն, Լ. կի նախ նարազայ կարմեղացաւյ, և ապա՝ Դաւիթի: Լսելով նարազայ ապերտառութիւնն առ Դաւիթ, Ա. Թագ. ի. թ. 14, իւր ծառաներէն ումանց հետ եշերով պատր տարաւ Դաւիթի: Իւր քաղաքավարութեամբը և խօսքերսկը շահելով Դաւիթի սիրութը, յետ մահուն նարազայ որ քիչ ետքը պատահեցաւ, կին եղաւ

Դաւթի. Այս ամուսնութենէն ծնան ինչպէս սմանք կը կարծեն, երկու որդիք, Գիւլյա և Դանիէլ, Բթագ. Գ. 3. Ա. Մհաց. Գ. 1. բայց շատ հաւանական է թէ այս երկուքը մէկ անձ էր:

2. Քոյզ Դաւթի և մայր Ամեսայի, Ա. Մհաց. Բ. 16, 17:

Արիեզեր, հոյս օրնաբեռն, թսան Մանասէի, թուոց իջ. 29, 30, և նահապետ ազգատումնեն սրմէ եր գեղէն, Յես. Ժիշ. 2. Դատ. Զ. 34. Ը. 2. Այս վերին համարին մէջ “Արիեզերի այդեկութ” բառերը կը նշանակեն Մագիստրացւոց պարութիւնը 300 մարդոց ձեռքով որ մեծաւ մասամբ Արիեզերեան էին. և “Եփրեմի ճապազութիւն” խօսքը կը նշանակէ Օրէրի և Զէրի բանուիլը, և այն յաղթութեան ուրիշ պատուղները զարգեցին Եփրեմեամբ:

Արիեինացիք, բնակիչք Արիեինաց որ եր անուն գաւառի Անգիլիանասնու արիելեան զառիվայրին վրայ, 12-20 մըն յարիմնից հիւսիոյ իմամակոսի, գէո ի Հեղիսեւորովիս կամ բաազրեկ: Արիենէ անունը երած է Արիլա քազարէն, և կը կոչուի նաև Արիենէ Լիւսանեայ, որոշելու համար ուրիշներէն: Լիւսանիտա անուն մը կը հասավարեք այս գաւառնի իրեն չորրորդ ապահովաթիւն Հառմէ կայսեր Տիբերեայ հնգետասներորդ տարին, Ղուկ. Գ. 1:

Արիենէլք, հոյս Բոժուուրէ, 1. Փըզաւացւոց Գերարայի թագաւոր, առաւ զԱյրը իր տունը, բայց քնչյ մէջ հրաման առնելով դարձուց ըզ Սարրա առ Արրահամ, և տուաւ անոր 1,000 կտոր արծաթի իրեն “աշքերու ծածկոց” Սարրայի համար, այսինքն իրեն քառութեան նուեր, և իրեն վկայութիւն իր անմեղութեանը յաց առնենցուն: Արիենէլք յետոյ ուխտ հաստատեց Արրահամը հետ, Մնանք. ի:

2. Աւրիշ թագաւոր Գերարայի եր, և հաւանականապէս առաջնոյն որդիք, ու ժամանակակից իստահակայ, Արիենէլք յանդմաննեց զիստհակ որ Ուերեկոյից համար ըստ եր թէ իր քըյրն եր: Յետոյ ուխտ ըրաւ Արիելք իստահակայ հետ ի թերարեէտ, Մնանք. իջ:

3. Հարճորդի Գեգէօնի. Հօրը մահաւանէն եսքը թագաւոր եղաւ Անգլիանու ապանելված քարի մը վրայ իր հօրը եօթանասուն որդիքը, կրտսերը Յովանաթան միայն ապրեցաւ: Յովանաթան Անգլիանուց երեսը տուաւ անոնց վարմունքը ծառերսան առակով վը: Երեք տարի եսքը Անգլիանու ապանելված քարի վրայ կը յարձակէր, կին մը վերն երկանապար նետոնց անոր գլխուն վրայ: Արիենէլք չարաչար վիրաւորուելով հրամացյեց զինակիրն որ սպաննեց զանի, Դատ. թ:

Արիեապար, ոչէս հոյր, 1. որդի Յեռուսայ, և մին անոր երեք որդիներէն որ Սաւաւողի հետ էին Փղշտացւոց պատերազմին մէջ, Ա. Թագ. Ժջ. 8. Ժիշ. 13:

2. Սաւաւողյ որդին որ մեռաւ պատերազմին մէջ ի Գեղրուէ, Ա. Թագ. Ա. Ա. 2:

3. Կարիմաթարիմէն Ղետացի մը, որոյ տան մէջ եօթանասուն տարի մնաց տապանակը Փղշտացիներէն ետ զրկուելէն եսքը, Ա. Թագ. Է. 1. Ա. Մհաց. Ժգ. 7:

Արիանի, և (Եհուլ) և հոյր, Ահարանի երիրորդ որդին որ քահանայ օծուեցաւ իւր երեք եղբայրներսվագ: Ել. Խլ. 1. բայց քէւ մը եսքը կրակով այրեցաւ աստուածուս իր եղբայրը Նագարաւ հանգերձ, վասն զի ասոնք ինկարկութիւն ըրտծ էին հառարակ հրով փոխանակ առնելու այն կրակէն որ ողջակիզաց սեղանոյն վրայ կը վառէր հանապազորդ, Ղե. Ժ. 1. Ժ. 2. Ժ. 3. Ժ. 4. Թուոց Ժ. 12. Պորգիտակ այս գէպքին եսքը իսկ և իսկ արդելուեցաւ գինի իմել երբ վկայութեան խօրանին մէջ պիտի սպասուարէին, շատ հաւանական է թէ նադար և Արիուդ արբեալ էին երր այն յանցանքը գործեցին Ասոնց մահը կը զգուշցնէ յայտնապէս թէ այն ուղանէն միայն զոր Գիբսոնս որդիք, Երը. Ժ. 10-14, ուետը և խոնկ վասել ի պաշտօն Աստուածոյ Աստուածոյ պաշտօնին մէջ գտանդաւոր է անոր պատուէրներէն իստու բիլ: Մեր դործն այնպիսի Աստուածոյ

Ճը հետ է որ իմաստութեամբ սահմանած է իր պաշտօնը, արդարութեամբ կը պաշտօնէլ իր սահմանագրութեան կատարումը, և սաստիւթեամբ կը պատճէ երբ կը կատարուի պյուղիսի բան մը զոր ինք պատուիրած չէ:

Արքանկ, հոյս ռիտուելիու, գեղցիկ կյա ազջիկ Ասւամացի, իսպարու երկրէն։ Դաւթի ծերաթեան առենք արսւեցաւ անոր երբ կին զանի գարձանելու համար, գթագ. Ա. 1, 2։ Դաւթի մահաւանէն նաքանի Ադոնիկա ուղեց կին ընել զնիքակ իւր ապստամբական նպատակն յառաջ առնելու համար, և սպանուեցաւ, գթագ. Բ. 13-25։

Արքազգամ, հոյն խոշոշեմիւս,
Դաւթիք որդին Մատքայէն, թ թագ.
Գ. 3. Նշանաւոր էր Արքազողմայ
գեղեցկութիւնը, և գլխոյն մազերն
ոյնպէս առաջ էին, թ թագ. Ժ. Դ.
25. որ երբ շատինալզ կը կտրուէին,
բանզի նեղութիւն կու տային անոր,
կտրուած մազը կու գար արքանի կը չ-
ուզ 200 տեղ, այսինքն իրը 30
ունիի կամ իրը 250 տրամ. Արդա-
րե աարօրինակ է բայց ոչ անհա-
ւատավիք: Դաւթիք ուրիշ մէկ որդին,
Ամման, բանարարած ըլլալով Արք-
ազողմայ քայլը թամար, սպանուե-
ցաւ Արքազողմայ գաւաճանուութեամբ:
Արքազողմ այս սպանուով ենէն ետքը
փախաւ Գենուա, ուր անոր հաւը,
թուլմի, կը թագաւորէր: Երկեւ տարի
ետքը Յովարու միշտարութեամբ
Դաւթիք թշլ առաջ Արքազողմայ
դառնալ Երուսաղէմ: Քանի մը տա-
րի ետքը Արքազողմ հաշուտեցաւ
Դաւթի հետ, և համարձակութիւն
գտաւ անոր քով, թ թագ. Ժ. Դ.
Բայց Արքազողմ ապերախտ գտնուե-
ցաւ հօր շնորհքին: Ակսաւ ժազ-
վերդասէր ձեռնալ, և խորամանկ
հնարիւք "Խօրպյէլի բոյր մարդոց
սիրու իրեն դարձուց, և հուսիկ ու-
րեն թագաւոր հրատարակեց զինք
գերբոնն մէջ: Դաւթիք իշխ տառա-
ներուազեմէն: Արքազողմ հալածեց
դիւակիթ, և կուտին մէջ որ ծագու-
ցաւ Դաւթի և Արքազողմայ մէջտեղ՝
Արքազողմայ զորք յացթւեցաւ:
Արքազողմայ մազերը ծագի մը կը-

ուեցան , և Ալբիսոզով կախուած մը-
նաց : Յովաբ գտնելով զանի սպան-
նեց : Դաւիթ շատ արտամեցաւ անոր
մահուանի վրոյ , և դառն ողբերավ
լացաւ , Բ թագ . ԺԲ . 33 :

Արիսողմայ՝ պատմութիւնը շատ
օգտակար իրատ է մեզաց, մտնա-
ւանդ ունայութեան, քառասիրու-
թեան, մոնեկան կրից և ծնողաց դեմ
անհնապանդութեան միտեալ պա-
տանին կաց :

Արքաւաւ, հոյք սպահաւիւն, սրդի փենեհեսիք և չըրրորդ քահանացագետ զինի Ահարոնի, Ա. Մանաց. Զ. 50. Արքաւաւ հաւանականապէս ժամանակակից եր խոզոնի և Աւովոց, Դաստ, Գ:

Արիբան, հոյս բարձրավիճակ, 1.
Ռուգենի սրգիներէն կցիարու սր-
գւոց մին, որ Մամետօք էմ ապղո-
տամբելով կարսուեցաւ կարխայ հետ,
թռու ժող.

2. Բնեթելացի Յիելի անդրանիկ սր-
դին, գ. Թաղդ. ԺԶ. 34:

Արթիքէլ, հոյս պատմեան, թուգայի
թագաւորին Խորսվանոյ կինն էր,
Բ. Մհաց. ԺԱ. 18, և “ազջիկ” այ-
սինքն սերունդ, Եղիաբու, Եղրօր
Դաւթի:

Արքանամ, հոյր բաղդադիեռն, ի
սկզբան՝ Արքամ, հոյր Բորչը, լինեց.
ԺԵ. 4, 5, Հրեից ազգին մեծ նա-
հապեաը, որդի թարացի, Սեմյու սե-
րանդէն։ Արքահամ ծնաւ Քաղեկ-
ացաց Ալբ Քաղաքը յամի ստեղծ։
աշխ. 2008, այսինքն 1996 տարի
նախ բան դրիհսաս, Մնակ. ԺԵ.
27, 28։ Խօթանասուն տարի բնակե-
ցաւ Ալբ, ապա Կոչուելով Առ-
տումնէ Թողուց իւր Կռապաշտ աղ-
գականները, և գնաց Միջադեպաց-
խոսան Քաղաքը, Գործ. ի. 2-4,
իւր հօրը, իւր հնոյիր Սարցիկ, իւր
եղբօրք Նաբովայ և իւր եղբօրբ-
դւոյն Ղավույ հետ։ Փիշ տարի ետ-
քը հայրը մեռաւ և Արքահամ Աս-
տումնյ հրամանաւը ելաւ խռանին։
իւր հնոյիր և եղբօրբդւոյն հետ, և
մտու խռանաւալ երկիրը երբե վր-
բանարնակ կամ Թափառական հո-
վիւ։ Ժամանակ մը Անժեմի բնակի-
լով, շինեց հօն, բառ ապարութեան
իւրում, սեղան Տէրոյիք որ երեցաւ

և խոսացաւ անօր զաւկին տալ
այն երկրը : Ձուր և արօտ գտնելու
համար տեղէ տեղ փոխուելով, վեր-
ջապէս սովի մը պատճառաւ բնիկաւ
նգիպառաւ, ուր զԱլքա իր քայլը կը
կոչէր, վախարով ըսկլ թէ իւր կինն
էր, Մննդ . Ժի : Գանձանու երկրը
գտանալով բազմնաթեամբ հօտից և
արջառոց, թազուց զՊովա բնակիլ
ստորին Յորդանանու բարերեր հոգ-
տին մէջ, և իւր վրանները կանգնեց
Մամբրէ, Մննդ . Ժի : Գիշ արքի-
ներ եւրը ազատաց զլուսն և անօր
բարեկամերը գերութենէ, և օրհ-
նուեցաւ Մելքիոնեկին, Մննդ .
Ժի : Դարձեալ երենալով անօր
Աստուած ըստաւ թէ անօր զաւակը
պիսի բազմնամար երինից աստղերուն
պէս, յայտնեց նաև թէ անոնք պի-
տի հարստահարուեին նգիպառաւ 400
արքի, և ապա պիտի գառանային
ժամանեկել խոսացեալ երկրը,
Մննդ . Ժի : Բայց անօր սրգի արտե-
լուն խոսամը դեռ կատարածած
չըլլալով, Սարա իրեւ հարճ տուաւ
Արքահամու իւր պատինը Հագար
որմէ ծնաւ իսմայէլ, Մննդ . Ժի :
Տառուիրեք արքի ենոքը Աստուած
գարձեալ երենալով Արքահամու ը-
ստաւ թէ խոստան ժամանէր պիսի
ծնաներ Արքահամու բուն ինուժն
Սարայէ որց Սարայ անունը փոխե-
լով Աստուած շնչեց Սարաւ . Հաս-
տառեց նաև թիգաստութեան ուղարք,
Մննդ . Ժի : Հաս պատահեցաւ նաեւ
երկը հրեշտակներուն պյցելսութիւնը,
և յիշատակաց արժանի միջնորդու-
թիւնը զոր ըստաւ Արքահամ ազա-
շելով Տերուք հրեշտակին Սոգոմի
բնակչաց համար, Մննդ . Ժի : Ցեա
այնորիկ զնաց Արքահամ գէպ ի
հարաւ, Գերբարա, ուր գարձեալ ի-
րեն քայլ կը կոչէր զԱլքա : Այս
երկին մէջ ծնաւ իսմայէկ . և քիչ
եւրը Հագար և իսմայէլ արտաք-
սուեցաւ բնակութեան նոր տեղ մը
փնտուելու, Մննդ . Իլլ . Իսր քսան
և հնդ արքի եւրը, Աստուած փոր-
ձեց Արքահամու հաւատքը, հրամա-
յելով անօր զսէլ զիսահակ, սրգին
և խոստան ժամանէր, Մորիս լե-
բան վրայ, Մննդ . Իլլ . Տառուած արքի-
ները պիտի եւր գարձեալ շափ է, և նորօք
հանգերձ պիտի ժտանեգէ երինային
Քանանը :

Մաքրելոցի ոյրը գնուեցաւ երրե-
գերեզմանատեղի, Մննդ . Իլլ . Ար-
քահամ զրգից իւր տանը վիրակա-
ցուու, և առաւ իսահակոյ համար
կին Միջազգեաց մէջ իւր բարեկապաշտ
ազգականներէն, Մննդ . Իլլ . ինք
ալ ամուսնացաւ վիտուրոցի հետ և
ունեցաւ վից սրգի սրոց իւրաքան-
չիւրը եղաւ մէն մի ազգի նահապետ
Արքարից մէջ : Արքահամ լիւ աւուրբք
և պատուով մեռաւ 175 ամեոյ, և
անօր սրգիքը թաղեցին զանի ոյն
գերեզմանը ուր թաղուած էր Սար-
բաւ, Մննդ . Իլլ .

Արքահամ իր առաքինութիւննե-
րով Սևրը Գրոց մէջ նշանաւորա-
գյն անձանց մէկն է : Արքահամ
ծննարիտ նահապետ էր արենելիան,
ոյն երկրին մէջ իշխան մը : Աներ
մէջ հարստութիւն, շատ ընդուժին-
ներ, և դրացի ժողովրդոց ասջեւ էր
մեծարքյ . բայց և պիսպէս էր ար-
գարե տար և պանդուխտ, անօր
միմիցի ստացուածքն էր գերեզմա-
նատակն զոր գնեց : Արքահամ նշա-
նաւոր էր նաև ուղարկեթեան, տա-
տաձեւանութեան և հիւրատիրութեան
կոզմանէ, բայց քան զամենացն նշա-
նաւոր էր անօր զարզ և անշազպազգ
հաւատքը . հաւատք մը՝ որ կը հնա-
զանդէր առանց վարանման կամ յա-
պազման, և շրջդուեցաւ նաև ոյն
փորձէն որ քան զամենայն փորձ ա-
հաւար էր, ոյնպէս որ յիբաւի կոչ-
ուեցաւ “Հայր հաւատացելցու” . Պատ-
մութեան մէջ անուն մը պատիւ գը-
տած չէ մարգիսյին տղին պյանչափ
մէջ մասէն ինչպէս Արքահամու ա-
նունը : Արքահամ կը պատուուի ոչ
միզյն շրեաներէն և քիփտանեաննե-
րէն, ոյք Մահմետականներէն : Աս-
տուեցյ խորուումը լիսովին կատարուած
է Արքահամու վրայ իւրը նախահօր
քիփտանի յարում բոլոր ազգերը
որհնեալ են, և իրեւ հօր ամենային
հաւատացելցու . անօր զաւակը երի-
նցը ասողերում շափ է, և նորօք
հանգերձ պիտի ժտանեգէ երինային
Քանանը :

Արքանամու գազը : Ղուկասու
Աւետարակին մէջ, Գէ . Ժի . 22 ,
կըսաւի թէ Ղազարս արտուեցաւ
Արքահամու գոզը, այսինքն արքա-

յութեան երանաւէս կայանը ուր էր հաւասացելոց հոյրը : Հոն գլուխացներն ըստ Մատթէոսի, Գլ. Բ. 11 . և բառ Ղաւկասու, Գլ. Ժ. 29, երբէ թէ սեղանի մը բոլորտիը բազմալ ուրախութեան տօն կը կատարէն : Մեխոն բաէ նորէլ, ըստ արեւելոյց, աղան բազմելու նշանակութիւն ունէր, Յոհ. Ժ. 23, Տես Ռւտել :

Ագարսո, Խորտ, Խ-ը զ-ո-ը ճ-ո-ի ան հօր, նախնի եկեղեցւոյն մէկ մարդարէն, թերեւ Քրիստոսի եօթանասուն աշակերտաց մին : Մարդարէացաւ սովոր որ պատահեցաւ կը դիմիս կայսեր ժամանակ, յասի Ծն. 44, և զո՞ր կը յիշեն Աստվածունի և այլք : Այս սովոր Հրէսաստանի մէջ ոստարի էր, և Անտիոքէն օգնութիւն զիկուցաւ Երուսաղեմի եկեղեցւոյն, Գործ. Ժ. Ա. 28 : Ագարսո մարդարէացաւ նաև յետ ամաց թէ Պօղոս շատ նեղութիւն զիտի կրէր Հրէից ձեռքէն, Գործ. ի. Ա. 40 :

Ագագ, ընդհանուր անուն Ամազոնցոց թագաւորներուն, ինչպէս Փարատուն էր անուն Եդիպտոսի թագաւորներուն, Թուոց ի. 7 . Ա. Թագ. Ժ. Ե. 8 : Սուրբ Գրոց մէջ վերջին անգամ յիշուած Ագագ՝ Կտոր կտոր եղաւ, Սամուելի ձեռքով Տէրոշը առջեւ, վասն զի Սաւուզ, Հակոռակ Աստուեց Հրամանին, ինայտ էր Ագագոյ և Ամազեկացւոց հօտերուն և արջառներուն, փոխանակ նշնջելու զանոնք : Ագագ անտափոր կերպով պատմանեցաւ, ինչպէս կերպէ, իւր չարաշար անգթութիւններուն համար, Ա. Թագ. Ժ. Ե. 33 :

Ագաւր, հոռոտէլ, ներշնչեալ Հըրեայ մատենագիր, գրեց Առակաց Լ. գլուխը որ Սողոմոնի առանիներուն հետ դրսւած է :

Ագուաւ, մէծ թաշուն ուն, երամագին չի շրջիր, և շաղղակեր է : Իր որսին նախ տչուընիրը կը հանէն, Առակ. Լ. 17 : Երբ ձագերը կը սկսին թուշտի, կ'արտաքսէ զանոնք, Յոր. Լ. Բ. 41 : Սզմ. Ճիշ. 9 : Ագուաւները կերակեցին զելիտ հրաշքով, Գ. Թագ. Ժ. Ե. 6 :

Ագրիպպաս, գիւռու-ին : Տես Ներավիւ 4, 5 :

Ագագ, Վրուուր, 1. Իդավածի թագաւոր որ կոտրեց Մագիստրոսիները Մովարու դաշտին մէջ, Մննդ. 1. Զ. 35 . Ա. Մնաց. Ա. 46 :

2. Ուրիշ թագաւոր Եդովմայ որ կը յիշուի Մնացորդաց մէջ, Ա. Մնաց. Ա. 51 :

3. Ուրիշ Եդովմայեցի իշխան արքայազնն, որ փախաւ Եգիպտաս միջդեռ մանուկ էր, յետ նուածելոյն Դաւթի զեդոմ, Բ. Թագ. Բ. 14 . աղէկ ընդունելութիւն դուռ և ամուսնացաւ թագաւորին բրոդը հետ : Եթա մահուան Դաւթի և Յավարու, գարձաւ իդոմ, և յանաց, բայց ի զուր, թօթափել Սողոմոնի լուծը, Գ. Թագ. ՄԱ. 14-22 . Բ. Մնաց. Բ. 17 :

Ագագու-սեմօն, Մակեդոնովի հովան մէջ անուն տեղւոյ ուր բարի թագաւորը, Յովիսայ, սպանուեցաւ Եթովմացւոց հետ կուուի մը մէջ, Գ. Թագ. ի. Գ. 29 . Բ. Մնաց. Լ. Ե. 20-25 . Այս գեղքին վրայ մեծ ողբ եղաւ, Զաք. Ժ. Բ. 11 :

Ագամ, հոդելն, 1. առաջին ծնող և նախահայր մարդկային ազգին : Հինուեցաւ հոգէ և եղաւ հոգի կենդանի Արարին շնչովք : Արարշագործութեան վերջինը եղաւ, և առաջ հրուման իշխելու երկրի բոլոր արարածներուն Որպէս զի մինակ շմար, Աստուած օգնական տուաւ անոր զեւա, որ անոր կին եղաւ : Այսպէս հաստատեց Աստուած ամուսնութիւնը որ առաջին հստատութիւնն է ոչ միայն ժամանակին, ոչյէլ կարեւութեան և օրհնութեան կողմանէ մարդկային ազգին համար : Ադամ կատարեալ ստեղծուեցաւ ընական, իմացական և հոգեոր ձիբքերով, և փորձուելու համար գրուեցաւ Եդեմայ գրափառը : Սուրբ և երջանիկ էր, բայց մէղանշական բլարով : Սատանային գործութեամբը և Եւոյի թերադրութեան գէմ գործելով ինկաւ պյն կիմակէն, և այնպէս անէծք բերանեն և իւր բոլոր զաւակներուն գրայ : Աստուած սողորմանթիւնը մէջ մտաւ, փրկիշ մը իստատցուեցաւ, և անէծքին կատարումը խափանուեցաւ : բայց Ագամ արարածնեցաւ

սպառնելու և անոր կինոյ ծառելն, և 1 հոգով պահպանույն։
Գուղքարության ծառը աշխա-
թեամբ պարկը։ Ադամով երշա-
բեամբ առընչ։ Ադամով երշա-
բեամբ առընչ գաղացած։ Եթ
առաջ էր անբար պարտ իւ ու-
շին վրայ։ Անոր անբար կայտէ,
և երկրորդ օրդին Արէլ։ Համանանան
իրենց անկեալ ծնազաց, կանուխ
յափշտակուեցան անոնցմէ, մին ը-
պանուելով, միւրը իւյա տարզ։
Ադամոյ և իւայի եղան թերեւու-
րիւ ուստեցը և գտանեցը, բայց միայն
Աթթայ անոնչը յիշուած է։ Ադամ
ապրեցաւ ինն հարդիր երեսուն տարի
և տեսաւ իր անբնձեան արագ բազ-
մանալը երկրին վրայ։ բայց “մարդոց
շարութիւնը երկիր կը դաստիար։
Ադամոյ մահուան առներ՝ Նոյոյ
հայրը Դամէք յիշուն և հիմք տա-
րեկան էր, և այն մարգաց կարգէն
ըլլալով որ “Աստուծոյ հետ կը քա-
լիին,” անտարակից լուց զրացած էր
Ադամոյ ըերնէն մարդկային ազին
նախաւոր պատմութիւնը։

Վարդուն տրուած անէ ծքը կը ցու-
ցինէ ոչ միայն մարթնաւոր աշխա-
տութիւն և վիւս ամօն և փառթց
երկրի վրայ և մարթնոյն ընական լու-
ծումը, այլև մարգուն ապահովություն
մասին, այն է հազարն, "յանիս-
նական մահը", Անը օրը կարսնուց
Աղամ իւր Աբարձին բարյական
պատկերը, և եղաւ նշանակ ոչ մրցյ
ընական մահուան, այլև Ասունց
յաւիտնական բարդութեանը և ա-
նիծից, որ արգարե մահ է, և մա-
հու վճիռ մարգիսցին ազգին մրցյ
Այսպէս կը կարծէ Գօրծ առաքեալ
որ ամէն տեղ Աղամն աշխարհը
մտած մահուան հետ կը բարդուած
Քրիստոնոց շնորհուած կենացք, ա-
ռովմ. Ե: Այս կենացք հոգեար է
այն մահն ալ, բարյական նշանա-
կութեան նայելով, հոգեար է: Ա-
նէծքին ժամանակաւոր և մարթնուոր
պատժէն ոչ ոք է կամ կրծոյ բլլու-
ազատ, բայց անէ ծին հոգեար
յաւիտնական պատժը վերցնեալ
համար Քրիստոս մոռան, և ոչ ոք
ապաշխարութեամբ և հաւասար
նոր կը դիմէ՝ պիտի ազատի սպա-
նացեալ մահէն, և պիտի մահէ յ-
ւիտնական կենացք մարթնուոր

յութեան երանաւէա կայանը ուր էր հաւատացելոց հայրը : Հոն դըտնուազներն ըստ Մատթէոսի, Գլ. Ը. 11. և բառ Ղուկասու, Գլ. Ժ. 29, իրեւ թէ սեղանի մը բոլորախըր բազմալ ուրախութեան տօն կը կատարեն : Մեկուն բաւէ հորէլ, ըստ արեւելեայց, սեղան բազմելու նշանակութիւն ուներ, Յովէ. Ժ. 23. Տես Ուտել :

Ագառս, Խորտ, Խուզաւենանիւն հօր, նախին եկեղեցւոյն մէկ մարդարէն, թերեւ Քրիստոսի եօթանաւասն աշակերտաց մին : Մարգարէացաւ սովը որ պատահեցաւ կզողիոս կայսեր ժամանակ, յամի Տն. 44, և զոր կը յիշեն Սուետոնիոս և այլք : Այս սովը Հրէտասուանի մէջ ստատիկ էր, և Անտիոքէն օգնութիւն զրկուեցաւ Երուսաղէմի Եկեղեցւոյն, Գործ. Ժ. 28. Ագառս մարդարէացաւնակ յետ ամաց թէ Պօլոս շատ նեղութիւն պիտի կրէր Հրէից ձեռքէն, Գործ. ԻԱ. 10.

Ագագ, ընդհանուր անուն Ամազեկացւոց թագաւորներուն, ինչպէս Փարաւոն էր անուն Եգիպտոսի թագաւորներուն, Թուուց իդ. 7. Ա. Բագ. ԺԵ. 8: Սուրբ Գրոց մէջ վերջին անգամ յիշուած Ագագ՝ կառոր կոոր եղաւ, Սամաւելի ձեռքով ՏԵ. բոշ առջե, վասն զի Սաւուղ, հակառակ Աստուծոց հրամանին, ինայած էր Ագագոյ և Ամազեկացւոց հօտերուն և արջառներուն, փոխանակ ջնշելու զանոնիք : Ագագ անսովոր կերպով պատժուեցաւ, ինչպէս կ'երեկ, իւր շարաւար անգութիւններուն համար, Ա. Բագ. Ժ. 33.

Ագուր, հո—ուիւ, ներշշաւալ Հըրեայ մատենագիր, գրեց Առակաց Լ. Գլուխը որ Սողոմոնի առաջներուն հետ դրուած է :

Ագռաւ, մէծ թաշուն ու, երամազին չի շրջիր, և շաղղակեր է : Իր որսին նախ աշուրները կը հանէ, Առակ. Լ. 17: Երբ ձադերը կը սկսին թաշուիլ, Կ'արտարստ զանոնիք, Յօր. Լ. 41. Աղը. Ճի. 9: Ագռաւները կերպեցին զեղիս հրաշըով, Գ. Թագ. Ժի. 6:

Ագրիպպաս, դժ—ու—ժիւ: Տես Հերովդէս 4, 5.

Ագապէ, զրուոր, 1. Էդովմէի թագաւոր որ կարեց Մագդահացիները Մովարու դաշտին մէջ, Մհնդ. Լ. Զ. 35. Ա. Մհնց Ա. 46. 2. Ուրիշ թագաւոր Եգիպտոսի որ կը յիշուի Մհնցորդաց մէջ, Ա. Մհնց. Ա. 51:

3. Ուրիշ Եգիպտոսյեցի իշխան արքայացուն, որ փախաւ Եգիպտոս մինչ գեւ մանուկ էր, յետ նուածնելով Դաւթի զիդում, Բ. Թագ. Ը. 11. աղէկ ընդունելութիւն գտաւ և ամուսնացաւ թագաւորին քրոջը հետ : Յետ մահուան Դաւթի և Յովարու, դարձաւ Եդում, և ջանաց, բայց ի զուր, թօթափել Սոլոմոնի լուծը, Գ. Թագ. ՄԱ. 14-22. Բ. Մհնց. Ը. 17:

Ագապէ-սեմօն, Մակեդոնի հովտին մէջ անուն տեղւոյ ուր բարի թագաւորը, Յօվիսոյ, սպանուեցաւ Եթովպացւոց հետ կուուի մը մէջ, Գ. Թագ. ԻԳ. 29. Բ. Մհնց. Լ. Ե. 20-25. Այս գէպքին վրայ մեծ ոզր եղաւ, Զաք. ԺԲ. 11:

Ագամ, հուշէկն, 1. առաջին ծնող և նախահայր մարդկային ազգին : Նինուեցաւ հողէ և եղաւ հոգի կենականի Սրբարքին չնոցու : Արարշագործութեան վերջին եղաւ, և առաջ հրաման իշխանու երկիր բոլոր արարածներուն : Որպէս զի միհանի շնար, Աստուծուած օգնական տուուտ անոր զիււա, որ անոր կին եղաւ : Այսպէս հաստատեց Աստուծուած ամուսնութիւնը որ առաջին հաստատութիւնն է ոչ միայն ժամանակին, ոյլիւ կառելու թեան և օրհնութեան կողմանէ մարդկային ազգին համար : Ադամ կատարեալ ստեղծուեցաւ նական, իմացական և հոգեւոր ձիրքերով, և փորձուելու համար դրուեցաւ Եցեմայ դրախտը : Սուրբ և երջանիկ էր, բայց մէղանչական ըլլարով, Սատանային փորձութեամբ և Եւսոյի թելլարութեամբ Աստուծոյ յայտնի հրամանին դէմ գործելով ինկաս այն վիճակն, և այնպէս անէծք ըերտուին և իւր բոլոր զաւակներուն վերայ : Աստուծոյ ողորմութիւնը մէջ մտաւ, փրկիւ մը խստացուեցաւ, և անէծքին կատարումը իտահանուեցաւ . բայց Ագամ արտաքսուեցաւ

Եդեմէն և անոր կենաց ծառէն, և դատապարտուեցաւ ծանր աշխատութեամբ ապրելու: Ադամն երջանի կութիւնն աւելի գանացաւ, երբ տեսաւ իր անկման պատուղն իր զաւկին վրայ: Անոր անդրանիկը կոյչէն, և երկրորդ օրդին Արէւ, համանման իրենց անկեալ ծնողաց, կանուխ յափշտակուեցան անոնցմէ, մին ըսպանուելով, միւլը՝ խյա տալով: Ադամոյ և Եւայի եղան թերեւ ուրիշ ուստուեց և գտանեց, բայց միայն Սեթայ անունը յիշուած է: Ադամ ապրեցաւ ինն հարիւր երեսուն տարի և տեսաւ իր սերնդեան արագ բազմանալը երկրի վրայ: բայց մարդոց չարութիւնը երկրի վրայ կը շատանար: Ադամոյ մահուան տանէր Նշայ հայրը Ղամէք յիսուն և հինգ տարեկան էր, և այն մարդոց կարգէն բլլալով որ Աստածոյ հետ կը քարէին, անտարակոյս լսեց զջացակով Ադամոյ բերնէն մարդկոյին ազգին նախաւոր պատմութիւն:

Մարդուն արուած անէծքը կը ցուցնէ ոչ միայն մարմանաւոր աշխատաւթիւնն և վիշտ ամուլ և փշակից երկրի վրայ և մարմնոյն բնական լուծումը, պյկ մարդուն ազնուածոյն մասին, այն է հոգեւոյն, յաւիտենական մահը: Այս օրը կորանցուց Ադամ էւր Արարակին բարյական պատկերը, և եղաւ նշաւակ ոչ միայն բնական մահուան, պյկ Աստածոյ յաւիտենական բարյութեանը և անձից, որ արդարէ մահ է, և մահու գիրս մարդկոյին ազգին վրայ: Այսպէս կը կարծէ Պօղոս առաքեալ որ ամէն տեղ Ադամուն աշխարհը մտած մահուան հետ կը բարդատէ Քիսասոսով շնորհւած կեանքը, Հրանվմ: Ե: Այս կեանքը հոգեւոր է այն մահն ալ, բարյական նշանակութեան նոյնելով, հոգեւոր է: Անէծքին ժամանակաւոր և մարմնաւոր պատէն ոչ ոք է կամ կրնայ բլլալապատ, բայց անէծքին հոգեւոր և յաւիտենական պատիքը վերջնելու համար Քիսասոս մեռաւ, և ով որ ազայիսարութեամբ և հաւատով անոր կը գիմէ պիտի ազատի սպանացեալ մահէն, և պիտի մահէն յաւիտենական կեանքը մարմնով և

հոգեւոր միանգամայն:

Փրկիչը կը կոչուի “վերջի Ադամը”, Ա կորնթ. ԺԵ. 45, իրրեզուի հոգեւոր սերնդեան, և բոլոր հաւատացելոց համար ազրիւր կենաց և արդարութեան, ինչպէս որ առաջին Ադամն էր իւր բարը սերբնդեան համար ազրիւր մեղաց և մահու:

2. Ադամ, քաղաք Յորդանանու մօտ, գեղ ի Տերերից ծովը, որմէ քիչ մը հետու Յորդանանու ջուրերը դիզուելով ճամբայ տուին Հրէեց, Ցես. Գ. 16:

Ադամա, հրէնէ: Տես իսրեր: Ադէր, Հրէից եկեղեցական տարւոյն երկուասաներորդ ամիսը, և քաջապահնին վեցերորդը: Այս ամոյն մէջ էր բուրբիմի տօնը: Ադամ կը համեմտի մեր մարտի ամսոյն: Որովհետեւ լուսնական տարին, որուն կը հետեւէին Հրեայք, քան զարեգակնային տարին կարճ է մեասասն առւրբե որ, երկր տարի եռքը, գրեթէ ամիս մը կ'ընեն, Հրեայք մուծին երկրատասաներորդ ամիս մը զոր կոչեցին Ա-Արու, ոյսինքն Եւրոպ Ադամ: Տես Ամփա:

Ադպավ, Յուդայի մէջ մարդոք որ Յերորդվամի գէմ մարդարէացաւ և գրեց Ռորովամու և Արիայի պատմութիւնը, Բ Մնաց. Թ. 29. ԺԲ. 15. ԺԳ. 22: Յովսեպս և պյկ կը կործեն թէ Ադպավ զրկուեցաւ առ Յերորդվամի ի բնեթէւ, և թէ այն մարդարէն էր որ առիւծէն սպանուեցաւ, Գ Թագ. 13: Այս անսւամբ ուրիշ պյկեայլ անձինք կը միշուին Ասոր Գրոց մէջ, Եղբ. Ը. 17-20: Զաք. Ա. 1:

Ադմա, -իւր, Արդիիմ գայատին մէջ չորս քաղաքներէն մին, որ երկնառաք հրով կործանեցաւ և ծածկուեցաւ Մեռեալ ծովէն, Մնդ. ԺԴ. 2. ԺԲ. 21, 25. Ում. ԺԱ. 8: Ադսթիա, Ենու-Տեր Եւ: Դաւթի շորս որդւոց մին, Ադգիտէն, Բ Թագ. Գ. 4: Ամմնին և Արիսողովայ մահուանէն եռքը Ադոնիս ուզեց թագաւորել, թէպէս թագաւորութիւնը իսուստացուած էր անոր կը բանի եղրորը, Սողամնի: Ադոնիս զԱրիաթար, զՊովար և ուրիշներ իր

կողմը շահելով յայտնի ապօռամբեցաւ և կուզէր թագաւորիլ, մինչ Դառիթ գեր կենդանի էր: Երբ այս ապօռամբեցան լուրջ Դառիթի հասաւ, իսկոյն պատճեն տուաւ զԱնդրման: Ասոր Կայոյ Ադոնիսից բարեկաները ցրուեցան, և Ագոնիսա ապօռամբեցաւ տեղանին եղջերներուն: Սողոմնի յանդիմանութեամբ մը միայն թողոց զԱգոնիսա: Բայց Դառիթի մահուանէն քիչ ետքը ուզելով կին առնուլ զԱրիստակ, ցուցուց թէ թագաւորութեան տեսէ էր, ուստի և սպանուեցաւ, Գ Թագ. Ա. և Բ:

Ազգանիբեզեկ, տեր Բեւզենց, Անքամի արեւելեան կոզմը, Բնդեկի մէջ Քանանացի բունաւոր: Սահմանակից երկիրներուն դոքը թագաւորներէն եօթանասուն թագաւոր բաներով, անսկ սուռըներուն և ձեռուըներուն քոյթ մասաերը կորած էր, և իրրե շուն կը կերակերէ զանոնէ: Ադոնիբեզեկի Ցուգայի և Հնանոնի ցեղերուն գէմ պատերազմով քանանցուց և փերկուցուց հետ, յաղթուեցաւ, և բանեւերով յիշեալ երկու ցեղերէն, պատժուեցաւ միւնջոյն անդութ կերպով, Դատ. Ա. 4-7:

Ազգանիսենիկ, տեր որդուանին, Երուսաղէմի թագաւոր, որ ուրիշ չորս թագաւորաց հետ դաշնակցութեան ըրաւ Յեռուայ գէմ: Մնջ կը սիր եղան Պարաւանի մօս ուր Տէրը օդնոց խորոյէլի տհագին կարկառ անձրեով, և օրը երկիցներով դքանչելեաք: Հնիդ թագաւորները չարաշար զարնուերով թաքեան այլի մը մէջ ի Մակեդա, բայց Յեռու բանեւով զանոնէ սպաննեց, Յետ. Ժ:

Ազգանիբատ, տեր Էւգենիսեան, Դառիթ և Սողոմնի ժամանակ Հարկահան: Ատաղձ կորիլու համար Լիրանան քիշուած երեսուն հազար մարդոց վրայ վերակացու գրուեցաւ Սողոմնին, Գ Թագ. Ծ. 4-1: Նցի անձը կը կոչուի նաև համառօտութեամբ Ագորամ, Բ Թագ. Ի. 24. Գ Թագ. ԺԲ. 18. Բ Մնաց. Ժ. 18 Սպանուեցաւ ապօռամբող տառը ցեղերէն առ որս զրիւած էր Ռորովանի կողմանէ յորդորել զանոնէ ի հնազանգութեան, և իսամ փոքել արկ պահանջելով:

Ագորամ, տես Ագոնիսիրամ: Ագորայիմ, Յաւդպի հարաւայիմ կողմէ քաղաքը զըր ասմացցոց Ռորովանի, Բ Մնաց. ԺԱ. 9: Բայտ Բարինոնի այժմու Դուրան է, որ է ընդարձակ գիւղ, Գերրունէն հինգ մզնի գէոց հարաւային արեւելուոք:

Ագրազար, հզօր թագաւոր Ասոր, բայց կը թագաւորեր Սուրայի և շրջակայ երկիրներուն մինչեւ Եփրատ, Գ Թագ. ԺԱ. 23: Երից յաղթուելով Դառիթէն նուաճուեցաւ, Բ Թագ. Ը. 3, 4. Ժ. 6-14, 16-19. Ա Մնաց. ԺԲ. 3. Ժ. 6:

Ազգանինիք, գու+ նակասորէ, Գ. սոդի Ասորանանի թագաւորին Սենկերիմայ, Ես. Լի. 38: Եզեկիանի վայ ձախող արշաւանքէն ետքը երր Անկերիմ գարնաւ նինուէ, անոր երկու որդիկը Ագրամելէ և Սահասար ըստ Հրեկից աւանդութեան առ երկիւղի մէկ գուցէ զոհուելին Ներսուաց Աստուծոյն, սպանին իրենց հայրը և յետոյ փախան Հայաստանի լեռներ 713 ին նախ քան զիր:

2. Անոն շաստուծոյ զըր կը պաշտէին Սեփարասիմոցիք, պահինքն Սամարիից այն ընակինները որ Խորոյէլացաց Եփրատէն անդին գերի տարուելն ետքը եկան ընակեցան անսկ տեղ: Ասոկէ իրենց տղայքը կրակէ կ'անցունէին ի պատէ Ագրամելիքոց և որիշ աստուծոյ մը որ Անսեմելէ կը կայսէր, Գ Թագ. ԺԲ. 31. Ո. մանիք կը կարծեն թէ Ագրամելէ էր փիսանակ արեւելան, և Անամելէ փիսանակ լուսնի:

Ագրիսական ծով անունը, Գործ. ի. 27, հիմա կը ցուցնէ Վենետիկոց ծոցը միայն, բայց Պօղոս առաքելոյն ատենէ այս անուանը կը հասկցուեր Յունատանանի և Խոտիլոյ մէջուղի բուրու ծավը որ Հարաւէն կ'երթոյ կրեսէն մինչեւ Անկիլա, որոնց մէջ տեղ է կ'ինայ Մալդա կամ Մելիսա կղզին:

Ազայէլ, ուրսուծութիւն, Ասորաց Բենագագ թագաւորին պաշտօնեան, զըր ապագայ գահակալութիւնը մարդարեւացաւ Եղիսա, Գ Թագ. ԺԲ. 15: Հաստ տարիներ ետքը Ազայէլ զրկուեցաւ թենագագէն առ Եղիսա որ անատեն Դամանակոս էր՝ հարցնե.

ըւ թէ պիտի առողջանա՞ր թենա-
գագ. Տիւանգութենէն. Հետևեալ
օրը Ազայել մեղդեց զիւնագագադ թաց
լաթազ. Դ թագ. Ը. 7-15. 885 ին
նախ քան գիր. Ազայելի շփաթիլը
մարգարեկին առջե նշան էր թէ ար-
գեն խօրհած էր այս օնիքը: Յափը-
տակելով թագութ թագութերեց քա-
ռասուն առքի, և իւր յաջոզ և ա-
նագորյն զատերապնիերով Յուգպիք
և իսրայելի գէմ, արդարացուց Եղի-
սէի մարգարեւութիւնը, Դ թագ. Ը.
28. Ժ. 32. ԺԲ. 17. ԺԳ. 3, 7. Բ
Մնաց. ԻԲ. 5:

Ազատացեալք, Գործ. Զ. 9: Ա-
զատացեալք թարգմանուած բառը
Լ ատիներէն է: Այսպէս կը հոչուէին
անոնք որ գերի ըլլարով յետի կար-
ձակուէին. այսպէս կը հոչուէին նաև
այսպիսի անձանց զաւկները: "Ազա-
տացելոց ժողովարանը, կազմակցու-
թիւն ունէր իշխենացւոց և Աղեք-
սանդրացւոց ժողովարանին հետ որոց
երկուքն ալ Ափրիկեցի էին, ուստի
ունակ կը կարծեն. թէ նաև Ազատա-
ցեալք Ափրիկեցի էին: Բայց աւելի
հատական է թէ այս անոնք կը
տրուէր պին Հրեկից որ Հասվելոցեցի-
ներէն գերի բանուելով աարուած
էին իտալիա, և չոն ազատուելով
սովոր էին բազմութեամբ այցելու-
թեան գալ Երասոսազէմ, ուր և ու-
նէին իրենց համար յատուկ ժաղովա-
րան սւրի քաղոքների պյցելութեան
եկող Հրեկից պէս, ինչպէ կը յիշուի
Գործց Ալաբերց վերյիշեալ հա-
մարին մէջ: Այս ազատացեալք հա-
նեցին Ստեֆանոսի գէմ հալածումը
որ անոր քարկութմարը վերջացւ:
Ցես ժողովարան:

Ազարիա, օֆնութէն ոիւռան, Յու-
գայի թագաւոր, Դ թագ. ԺԵ. 1-
7. Բ Մնացորդաց ԽԶ. Գլխայն մէջ
և ուրիշ տեղեր կը հոչուի Ողիա: Ա-
կշտատանամեայ էր երր սկսութա-
գաւորել, 806 ին նաև քան զիր: Ա-
նոր Եղագաւութեան առաջին մա-
սր, յաջոզ և երջանիկ եղաւ, բայց
յետոյ ուզելով ինկարիսութիւն ընկե-
տամարին մէջ, բորսուեցու, և մինչեւ
իւր մահը Թաց բորսու, Բ Մնաց.
ԽԶ. 16-23. Այս անոնչը շատ հա-
սարակ էր Հրեկից մէջ, և այս անու-

նը կրող շատեր համառօտիւ կը յիշ-
ուին Սուրբ Գրոց մէջ:

Ազգարամնութիւն կամ Ազգանա-
մար: Երբէք ազգ մը քան զերպոյե-
ցին աւելի հոդ շտարակ իւր ազգա-
րամնութիւնները պահելու, քանզի
ազգարամնութիւններ մէջ կը յիշուէին
ցերեան իրարերութիւնները, երկիր-
ներան սեպհականութիւններ և այլ-
ևս պաշտօններու և առանձնաշը-
նորութիւններ իրաւունքը. Ա Մնաց. ԺԲ. 15.
Եզր. Բ. 62: Ուստի Հրեկայք իրենց
ազգահամարներուն ցուցակները իր-
ենամով կը զահէին ամէն ատեն: Սուրբ Գրոց մէջ կը գտնենք ազգա-
րամնութիւններ որ աւելի քան 3,600
տարի պատահեցաւ, Ա Մնաց. Ա. Գ. Զ: Ազգահամարներուն միջոցաւ
կ'ազպացուցուի նաև թէ Գրիսոսու
ծնաւ ըստ մարգարեկից Աբրտհամու-
սերունգէն, և էր ժառանգ իւր հօրը
Դաւթի աթոռացն, Ղուկ. Ա. 32. Բ Տիմ. Բ. 8. Երբ. Ե. 14: Աւետարան-
ներուն մէջ կոյ Վրիստոսի իրը 4,000
տարեայ ազգահամարը: Մատօնէսի
Ա. և Ղուկասոն Գ. Պատիներուն
երկու ազգահամարները կը աարե-
րին իրարմէ. մին կու տայ հաւանա-
կանպէս Վրիստոսի կարծեցեալ հօ-
րը Յօվենփայ, և միւռն անսր մօրը
Մարեմայ ազգահամարը: Երկու գե-
ծեր կ'իրնեն Դաւթի սրգիններէն, Սո-
ղոմոնէն և Նաթանէն, կը միւնան
ի Սաղաթիւլ, և գարձեալ ի Բրիս-
տոս: Յսվսէփ Վրիստոսի օքնուան
հայրն էր, և Մարիամն ազգակից,
պյանգէւ որ Մեսիան Դաւթէն կը սե-
րէր օրինօք և "ըստ մարթնոյ, միան-
գամայն: Այլև այլ ազգահամարնե-
րուն մէջանէ անհամացայնութիւնը
կրնոյ միաբանիլ Հրեկից պյանգէլ
մատաւոր օրինաց համեմատ: Ըստ-
հանուր ազգահամարը որ մինչեւ Յով-
սէպոսի ժամաննուկ պահուած էր,
ինչպէս կ'ըսէ նոյն ինքն Յօվենփայ,
կորսուեցաւ Հրեկան ազգին կոր-
ծանմամբ: Ուստի և հօման որեկից
ուստ մեսիայի մը տնչնար է ապա-
ցուցանել իւր սերունդը Դաւթէն:

Մելքոնեցէկ էր "ազգահամար չու-
նեցողն, Երբ. Ե. 3, այսինքն իրը
Հրեկայ: Սուրբ Գրոց ազգահամար-

ներէն չեր կինոր ցուցուիլ թէ իրտւանք ունէր Առասեց ժողովուրդէն համարուելու : Անոր քահանայոյ թիւնը տարբեր էր Աշարնի և անոր սրգուց քահանայութենէն : Բազգաւուէ ներ . թ. 62 :

Ազեկա , քաղաք Յուլիոսի երկրին մէջ , Երուսաղեմէն իրը հնգետասան մղոն դէպ հարուային արեմուաք : Կը յիշուի Յեռուայ և Սաւուզոյ պատմութեանց մէջ , Յեռ . թ. 10 .

Ա Թագ . Ժէ . 4 : Նաբուգոդոնոսոր առա պատ քաղաքը , իրեմ . Լ. 7 . բայց յետի Հրեայք նորէն ծաղկեցուցին , Նէեմ . ԺԱ . 30 :

Ազավաս : Տես Ակեղովք :

Արաքսարտեա , թէրեւ կը նշանակէ իսկոս կամ փառաւոր : Այս տիտղոսը կրեցին Զորաքարէլ և Նէեմիտ , իրեւ Պարոից կողմանէ կուռակալք Հրեաստանի , Եզր . թ. 63 . Նէեմ . Ե . 65 :



ԱՐՈՐՈՎՈՒՄ ՅԱՄԷՆ , ԽԵԶՔԻ ՈՐ ԵՅ

Արենք , այսինքն Յունաստանի մէջ Առասիկէի գլխաւոր աստուծոյն Արենասոյ տւշտու , Աստրոնեան ծոցին վրայ , կորնթոսէ իրեկ քառասուն և զեց մղոն դէպ արեւելք և իրը հինգ մղոն հեռաւ ծովեցէն : Քաղաքը գաշտի մը վրայ էր որ հարուանին արեմուտքէն կը ձգուէր մինչեւ ծովի ուր ունէր երկը հնաւահանգիստ , որոց մուտքը պաշտպանուած էր երկոյն և լոյն պարապօք : Դաշտին վրայ կոյին ապառաժուտ ըլտուններ , որոց մեծագոյնն էր Ակրոպոլիս կայսուած գլխակը : Քաղաքը շինուած էր պատղէկին բուրտիքը , և շնչերուն շտաբ դէպ ի ծովակածնն էր : Բլրոյն գագաթն էր գրեթէ տափարակ , իրը ուժ հարիւր ոսք երկոյն և չորս համեր սոք լոյն : Ակրոպոլիս մանելու ամար հարկ էր անցնիլ Պրոպիլէա

կոչուած հցակապ գուռնէն որ արեմուեան կողմն էր՝ գրոշեալներով և նկաներով զարդարուած երկու մեհեաններով : Ցիշեալ դուռը ըլլոյն վրայ հանող մարմորինէ սանդղոյ մը գլուխն էր : Բլրոյն վրայ շինուած էր Աթենքի պահապան աստուած մեհեանները : Զախակողմեան մեհեանն էր Աթենասոյ որ քաղաքին պաշտպանը կը համարուէր : Միկանյն յարկին տակ էր Պոսիդոնի մեհեանը : Հարպարակին մէջ բարձր պատուանդանի մը վրայ կը կենար Աթենասոյ պղնձէ անդրի պատկերը եօթանասուն սաք բարձր : Աշտկողմեան հոյսկապ մեհեանը կը կոչուէր Պարենն , Աթենացւոց պարձանքը , յունական ճարտարպետութեան շքնազ հրաշակերը : Ճանապարհորդը որ կողմէն որ գար , առաջին բա-

Նը զոր կը տեսնէր՝ էր Պարթենն, որ
իւր պերճ գլուխը կ'ամբաւնար քաղ-
քէն և դղեկէն վեր. Պարթեննի ա-
ւերակներ անդամ տակաւին պյուղէս
շքեղ են որ օտարարկանին աչքն իս-
կոյն իրեց կը ճգնէն. Պարթենն շլ-
նուած էր յունական ճարտարապե-
տութեան Դրբական կոչուած առով,
գեղեցիկ սպիտակ մարմարինէ, և
էր իրը հարիւր ոոր լոյն, երկու
հարիւր քսոն և վեց ոոք երկոյն, և
եօթանառուն ոոք բարձր. Ճակատ-
ները երկերիու կարգ, իսկ քովերը
մէջմէկ կարգ սիներ կային. Վերի
դրսություն ճակատը գուռուեն զար-
գարուած էր գեղեցիկ քանդակով որ
պատկեր էր թափորի մը ի պատիւ
Աթենասոյ. Իսկ մէջնին մէջ կար
Աթենասոյ անդիք պատկերը, գործ
Փիդիասոյ, գեղեցկութեան և ճար-
տարութեան կողմանէ հաշտաւոր.
Այս անդրին էր սոկիէ և փղոս-
կրէ, իրը քառասուն ոոր բարձր:
Աստուծուհին (Աթենա) ոորի
վրայ էր, եգիտովը (վահանով) ծած-
կուած, մէկ ձեռքը նիզակ և միւոը՝
յաղթութեան նշան մը. Ակրոպոլիսոյ
ստորոտը, մէկ դին էր Ոդես կոշ-
ուած շէնքը, և միւս գին Օրիւտա-
նէուն կոշուածը, ուր գիւտաւոր դա-
տաւորաց և նշանաւոր քաղաքացեաց
ինջՄք կը տրուէր հասարակոց ծա-
խեթք. Ակրոպոլիսոյ և այն ըլլոյն
մէջսեղ ուր Արէսոպազու կոչուած
ժողովը կ'ընէր իւր նիստերը՝ կար նեղ
հովիս մը: Այս բրիւն քիչ մը անդին
կար նաև զնիւի իշուուած ազուու-
ժուած ըլլակ մը ուր ազգոսին ընդ-
հանուր ժողովները կ'ըլլոյին: Հնն
կը ցուցուի գեռ բարձր տեղ մը ուստի
երկելի ատենարանք իրըն բեմէ կը
խօսէին ժողովրդեան. Այս բեմը քա-
րտիոր է: Հնն մօտ էր նաև սկոյն,
այսինքն վաճառանոցը որ հրապարակ
էր, Գործ. Ժ. 17, շուրջանակի գե-
ղեցիկ շէնքերով, և ամէն կողմը կա-
յին բոդինք, մատրունք և մէջնանք
յարոց սմանք հյահապ էին:

Այս գեղեցիկ քաղորը նշտառաւոր
էր նաև իր բնակիչներուն զինուարա-
կան տաղանդին, գիտութեան, ճար-
տարիստութեան և քաղաքավարու-
թեան կողմանէ. Տին քաղաքակըր-

թութեան բուն իսկ ծաղիկն էր: Ա-
թենացւոց փիլիսոփայական դպրոց-
ներն աշխարհին վրայ ամեննէն երկե-
լիներն էին, իսկ առանց հկարիչները,
անդրիագործները և ճարտարապետ-
ները ոչ ոք գերազանցեց: Բայց քան
վլթէնք ըրոլորզին կոտպաշու-
թեան մէջ ընկղման՝ քաղաք ալ
չկար: Պօղոս առաքեալ պայելութիւն
որու Աթենացւոց յամի Տեսուն էրը
52 ին, և թէպէս Աթենացի հպարտ
փիլիսոփաներուն մէջ մինակ էր, հա-
ւատարմաւթեամբ և յաջողութեամբ
քարոզեց անոնց զիտուու և մեռելոց
յարութիւնը, Գործ. Ժ. 16-34:

Այժմու Աթէնք գեղեցիկ քաղոր
է, և ունի իրը 50,000 բնակիչ:

Արաք. Արքայական պատուց և
եխանութեան նշանակ է աթոռը,
և թագաւորներուն ի պաշտօնէ նրս-
տելու տեղ: Սողոմնինի աթոռն էր
փղոսկրէ և ոոկիապատ. ունէր վեց
ընդարձակ ստոփճաններ, և իւրա-
քանչիւր աստիճաննին երկու քովերը
կար մէն մի ասիւծ սոկենէն, Գ
Թագ. Ժ. 18-20: Երկենք կը կոչուի
Աստուծոյ աթոռը, և երկիր՝ անոր
պատուածնանը, Խոսյ. ԿԶ. 1: Աս-
տուծոյ աթոռը զիեմ կերպով նկա-
րագրուած է նաև իրըն յաւիսենա-
կան, և արդարութեան ու իրաւանց
վրայ շնուրապ, Սաղմ. Խ. 6. Ղ. Ե.
2: Տես նաև Խոսյ. Զ. 2-4. Եզեկ.
Ա: Քրիստոս իրըն երկնաւոր թագա-
ւոր կը նստի աթոռին վրայ յաւի-
տեան, Սաղմ. Ճ. 1. Երը. Ա. 8.
Յայս. Գ. 21: Անոր հաւատարիմ
աշակերտները մասնակից պիտի ըլլան
անոր թագաւորական փառացը,
Ղ. ուկ. Խ. 30. Յայս. Գ. 4. Ե. 10.
Քրիստոս պատուիրեց մարդոց շերտ-
ուուն երկնից վրայ որ Աստուծոյ ա-
թոռն է, որպէս թէ սյնպէս ընելով
պիտի անարգէին զԱստուծուած, Մատ.
Ե. 34. Ղ. 22.

Ալամօր, երաժշատական բառ է,
հաւատականապէս կը նշանակէր ան-
սակ մը նուագարան, ԽԶ. սազմոսի
տիտղոսը. Ա. Մնաց. Ժ. 20:

Ալելախ, Գնիցեն ՔՏԵ (Եհուլ):
Այս բառը կը պատահի Սաղմնաց
շատերուն սկիզբը և վերջը: Ալելա-
խուն կ'երգուէր նաև ուրախութեան

աներու օրեր, իրը նշան ցնծութեան և փոռաբանութեան. ոյս մարգ կը դորժածէր նաև Քրիստոնէական և կեղեցին ոյս բառը, և տակաւին կը դորժածէ չոպէոր երգերու մէջ, Յայտ. ԺԹ. 1, 3, 4, 6.

Ալմուկ, ազգ ինչ ծառոյ կամ փայտի զոր Քրիստ բերաւ Ոփիրէն Սոզմանի. Այս փայտէն շնուեցան տաճարին և Սոզմանի տաճ յենարանները և նույնարանները, Գ Թագդ. Ժ. 11. Բ Մահաց. Բ. 8. Հրէից բարբիները կը կոչէին զայն բառու, բայց չի կրնար բուստ բլաւլ. Հաւանականապէս ալմուկ հիմն Պրազիլից փայտ կոչուած փայտին ծառն էր, որ կը բուսնի նաև արենելեան Հնդկաստան, Ամամ, Մոլուգեան կղղինները և ձարոն, և շատ տեսակներ ունի. Այս ծառին փայտը շատ տոկուն է, և ազիւ կարստիներ շնիւրու կը դորժածուի. Այս փայտէն կ'ելլէ նաև տեսակ մը գեղեցիկ կարմիր ներկ որ շատ կը դորժածուի: Գյոյնին բուստի գունոյ նմանութեանը համար թերես կոչուած է ալմուկ, որ բայտ Հրէից բարունեաց կը նշանակէ բուստ. ուստի բառին նշանակութիւնը պիտի ըլլոյ բառենի կամ ծառ բառոյ:

Ալփեսա. 1. Հայր Յակոբը կրտուցյ, Մատթ. Ժ. 3. Դակ. Զ. 15, և այր Մարիամու որ Քիուսի մօրը քյոյը կը կարծուի, Ցովհ. ԺԹ. 25. Տես Մարիամ 4. և 3. Ցովհանու ԺԹ. 7. իսկույն 25 համարը բազդասելով Ղուկասու իդ. զլիոյն 18 և Մատթեոսի Ժ. 7. իսկույն 3 համարներուն չետ, կը տեսնենք որ Ալփեսա նոյն է ընդ կղզովայոյ: Ալփեսո միենոյն անձին Ցովհանքն անունն է, իսկ կը կոչովայաս՝ Երրացեցերէն կամ Ասորերէն անունը:

2. Հայր Մատթէոսի կամ Դ եկեղ, աւետարանչն, Մարկ. Բ. 14:

Ալֆա, Ցովհարէն այրութենին առաջին գրոյն անունն է: Վերջին գրոյն անունն է մերը: Ցովհի իրենց գիրերը կը դորժածէին իրեր. թուան, և ուժ կը նշանակէր գ կամ ուղին: Ուստի մեր Տէրը կ'ըստ, «Ես եմ Անծ-և Օնչ-սկիցիրը ու վերջը, առաջինը ու վերջինը.» այսպէս կը ցուցնէ իւր յաւիտենականութիւնը,

և թէ ինչ է ամէն բանի պատճառ և զամբան, Յայտ. Ա. 8. ԽԱ. 6. ԽԲ. 13: Բաղդատէ Ես. ԽՄ. 6. ԽԸ. 42. Կող. Ա. 15-18 համարները:

Ալֆիել. Հրեայը կ'ածիլէին իրենց մօրութը տրամութեան, ապաշխարութեան և վշտի ժամանակներ, Ցոր. Ա. 20. Երեմ. ԽԸ. 37, երբեմն նաև ծիրական մաքրութեան տաեն. Ղետ. Ժ. 9. Թու. Ը. 7. Ուրիշ ժամանակներ կը թողուին արենելեան ազգաց պէս բաց յԵղիպտացւոց որ կ'ածիլէին իրենց մազերը, ինչպէս կը սորվինք Հերոդոտոսէ և հին յիշատակարաններէ: Ուստի Ցովհէ ածիրուեցաւ երբ Փարաւոնի առջե պիտի ելլէր, Մննդ. ԽԱ. 14: Տես Մօրուք:

Ակատ, պատուական քար է: Այսպէս կոչուած կը կարծուի Սիկիյ Աքատէս գետէն ուր շատ կը դուռուէր այս քարը: Ակատը որ պյուկայլ տեսակներ ունի՛ կը գտնուի նաև Հնդկաստան, Եւրոպայի այլեւայլ կողմերը և Ալփիկէի Բարեյուսոյ գլուխը: Այս քարը կէ թափանցիկ է, և շատ անգամ գեղեցիկ երակներ և ամպեր ունի, և շատ բնական իրաց պատկերը մտնը կը ցուցնէ: Հրէից քահանայապետին լանջապահներն ըրու երրորդ կարգին երկրորդ քարն էր, Ել. ԽԸ. 19. ԼԹ. 42:

Ակենդաման, սիրուէ սրբու, փոքր ազարակ ի հարաւայ Երրուազեմի: Քրիստոսի ժամանակ Հրէից քահանաները գնեցին ոյս ագարակը երեսուն արծաթի զորս Ցուգտա առաջ իրեկ Ցիստուի արեան գինը, Մատթ. ԽԸ. 8. Գործ. Ա. 19: Ցիսլով թէ օրէն չէր գործածել այն ստոկը սրբազն բաներու, քանզի արեան գինն էր, գնեցին անով ըրտի ագարակն իրեկ գերեզմանատեղի օտարականաց: Որովհետեւ այն ագարակը Ցուգտայի ստակով գնեցաւ, Գործոց Առաքելոց Ա. 7. իսկույն 18 համարին մէջ կը ըստի թէ Ցուգտա գնեց զայն: Աւանդութիւնը կը ցուցնէ այս ագարակը Չարտառովով կոչուեցած ըլլոյն գահաւաննին վրայ որ Ենթանի ձորին վրայ կը կարկառի հարաւէն: Կերեւի թէ այս ագարակը խաչակրաց ատենէն սկսաւ գործածուիլ երը գե-

րեզմանատաեղի պանդիտոց . յետոյ և համա ի Հայոց . բայց հիմա իրեն գերեզմանատաեղի չի գործածուիր:

Ակիլատա , որդուէ , Պանտացի Հըշեսյ , արուեստի խորահակար , որ իւր ինաւը Պրիսկիին յարեցաւ Հռովմայ նախին եկեղեցւյն քրիստոնեաներուն . իր կղոդիո կայսր հաւածեց Հըշեսներն ի Հռովմայ , Ակիլատա և կինը եկան կորնթոս , և այնուհետեւ եղան ընկեր և գործակից Պօլոսու , որ գովութեամբ կը յիշէ զանոնիք , Գործ . ԺԹ . 2 , 3 , 24-26 . Հռովմ . ԺԶ . 3 , 4 . Ա կորնթ . ԺԶ . 19 . Բ Տիրմ . Դ . 19 .

Ակիարօն , որմատէ իւլան , քաղաք Պաղեստինու վերին հրեսիսային ծայրը , զըր Յեսու տուաւ Յուդայի , Յես . ԺԵ . 45 , բայց յետոյ տրուեցաւ Գանայ , Յես . ԺԹ . 43 , թէ պէտ շերեկի թէ Հըշեայր իաղաղութեամբ ժառանձեցին երրէք այն քաղաքը : Ակիարօն նշանաւոր է տատանակին գերութեանը և նորէն իսրայէլի տրուելուն համար . Ա Թագ . Ե . 40 . Զ . 4-18 . Այս քաղքին մէջ կը պաշտուէր հանճիկ աստուածը , Դ Թագ . Ա . 2 . Անոր աւերը մարդարէացուեցաւ , Ամողլ . Ա . 8 . Սոփոն . Բ . 4 . Զաք . Թ . 5 . 7 : Ըստ Խոպինոսին , այս քաղքին աւելին է այժմու Մահմետական զիշկան Աքիր , Ասեղովէ իրը տառն միոն դէպ հիւսիսային արևելք , Աւերակները չին :

Անմավաճիր : Այս անունը կը տրուի բայրութին թափանցիկ և ուսունաման քարի մը , Յար . ԽԲ . 17 . Յայա . Դ . 6 . ԽԱ . 44 :

Ակրաբիմ , խորհրդ , զառ ի վեր տեղ էր աւետաց երկին ոսհմանագլիխ վրայ , Դատ . Ա . 36 , ուր էր բազմութիւն օքից և կարճաց , Բ Օքին . Ը . 15 : Այս տեղը հաւանականապէս Մեռեալ ծովուն մօտ , անոր հարաւային արևմտեան դին , իւրանց մէջ էր . Յեսուայ Գլ . ԺԵ . 3 , կը թարգմանուի Ակրաբիմ զառ ի վեր :

Ակրավ , քաղաք Ասերայ ցեղին , Դատ . Ա . 31 : Նոր կտակարանին մէջ Ակրով կը կոչուի Պաղէմային , Գործ . ԽԱ . 7 , յանուն Պաղմէեան թագւարաց մէկուն որ ընդ արձակեց

և գեղեցիացզց այս քաղաքը : Կաշակիը այս քաղաքը կոնցին Աքրամ Աքրի Սուրբ Յովհաննէս (Սէւն ժան ա'Աքրը) : Օսմանցիք գեռ Աքրամ կը կոչեն զայն : Խաչակրաց ժամանակ քանի մը անդամ պաշարուեցաւ այս քաղաքը , և վերջին ամուր քաղաքն էր զոր Օսմանցիք առին Քրիստոնեաներէն :

Անմավաճ , Ը-ր , Քաղդէացուց երեկին մէջ քաղուզ էր : Այս անուամբ կոչուեցաւ նաև գետը որպէս եղբարը ժողկեցին պատորեալ Շըրայք իրենց երկորդ կարաւանն առ Եղբատաւ , մինչ կը դառնային Երուսաղէմ , Եղր . Ը . 45 , 21 , 31 : Թերեւ սյժմու Հիւ կոչուած տեղն է առ Եփրատայ , Պաղտատու լոյնութեան տակ :

Անարօն , վարսինու , որդի Ամրամայ և Յոքարեդի , Ղեկայ ցեղէն , եղապէլ Մովսէսի և Մարեմայ , Ել . Զ . 20 : Ծնու յամի ստեղծման աշխարհի 2430 , և նախ քան դիբ : յամին 1574 : Երիւք ամօք երիցագոյն էր քան զՄովսէս , Ել . Ե . 7 : Մինչ Մովսէս զիսրայէլացին Եզիքատոսէ հանելու կը ջանար , Ահարոն անոր կողմանէ խօսող և նմա աջակից էր , Ել . Դ . 16 : Ահարոնի կին էր Եղիսարեթ , գուստը Ամինադարայ , և անոր որդին էին Նադար , Արիսուդ , Եղիազար և իիթամար . Աթեռունեւերեքամեայ էր Ահարոն երբ կանչուեցաւ Աստուծմէ անապատին մէջ Քորերի մօտ գործակից ըլլալ Մովսէսի : Եղիպատոսէ ելից ժամանակն ալ գործակից էր Եղրօրը , Ել . Դ . ԺԶ : Ամաղեկացուց դէմ կուուին տառենը վեր բանեց Մովսէսի ձեռքը , Ել . Ժէ : անոր հետ ելաւ նաև Սինա լինը տեղեւել Աստուծոյ փառքը , Ել . ԽԻ . 1 , 2 , 9-11 :

Ահարոնի առաւելութիւնն յայսմ էր որ ընտրուեցաւ ի քահանայութիւն , ինքն և սերունդ նորա : Աստուծոյ հրամանաւուն օծուած առաջին քահանայապետն է , Ել . ԽԲ . ԽԹ . Ղ . կ . Բ . հ . ատու հաստատուեցաւ իր պաշտօնն մէջ , երբ կորի և անոր ընկերները ստատակեցան : Ահարոնի բարեխօսութեամբ հարուածը հադրեցաւ և գաւազոնը ծաղկեցաւ , Թու . ԺԶ . Ժէ : Ահարոն հաւատարիմ էր և

անձնուրաց իւր պաշտօնին պարտուց մէջ, և խօնարհութեամբ "լուս կեցաւ", երբ որդիքը նագար և Արքունկ մեռան հարուածով, Ղ. և. Ժ. 4-3. Բայց և պյառէն երրենն ծակր յանցահաց մէջ ինկաւ... շինեց ոսկիե որթը, Ել. 1. Բ. և երբ Մարիամ ապատամբեցաւ Մարիէսի դէմ, Ահարոնն համամիա գտնուեցաւ անոր, Թու. Ժ. Բ. և Մամետօհ հետ անհնազնեց եղաւ Աստուծոյ ի. Կապէս, Թու. Ի. 8-12. Վասնարոյ Աստուծած չթողուց անոր մանել աւետեաց երկրը, Պ. Ահարոն մեռաւ Հովոյ լեռը, Եդովին երկրին մէջ, Եդիվատուն երկլէն եւոքը քառասններոդ տարին ի հասակի 123 տարոց, Թու. Ի. 22-29. Լ. Գ. 39. Բ. Օրինաց մէջ, Դ. Ժ. 6. Ահարոնի համար կ'ըսուիք թէ մեռաւ ի Մոսկրա, որ թէրես հորայիլցուց բանակատեղն եր Հովոյ լեռան արեմտեան կողմք հովակին մէջ և անկէ ելաւ Ահարոն Հովոյ լեռը. Արաբացիք դեռ կը ցաւցնեն լիբան վրայ տեղ մը իրը Ահարոնի գերբեզմանը զոր և շատ կը պատաւեն. Ահարոն իւր քահանայապետական պաշտօնին մէջ երեկով օրինակ եր Քիրիստոսի, վասն զի կոչուեցաւ Աստուծեն և օծուեցաւ, կը կրէր կուրծքին վրայ իսրայէլի ցեղերուն անունները, կ'իմացնէր Աստուծոյ կամքը Ռւրիմնվ և Թօմիմնվ, կը մտնէր Արքութեանց սրբութիւնը քաւութեան օրը, "ոչ առաջ արեան, և կը բարեխոսէր Աստուծոյ ժողովրդեան համար և կ'օրհնէր զանոնք: Տես Քահանայ:

Անտարքնեանները: Անբռնազք Ահարոնի քահանայապետին պյառէն կոչուած են, Ա. Մնաց. Ժ. 27. Երկրտասան քաղաք սեպհական եր անոնց Ցուգայիք և ինձնամինի երկրին մէջ, Ց. և. Ի. Ա. 43-19. Ա. Մնաց. Զ. 57-60.

Ա. Հերեսյք ողբ կ'առնուին Մեռեալ ծովէն, պյառինքն, կամ պյն համակ ապառաժ ըլլէն որ ծովուն հարաւային արեմտեան ծոյըն և, և կամ բնական ցնդմամբ ծովեղբն վրայ նստածէն: Արաբացիք կ'առնուն մեծամեծ ազի կատրներ, երկու կամ երեք մատ թանձր, և կը վա-

ճառեն մեծ քանակութեամբ բալոր Արեից մէջ, Ուր որ Սուրբ Գրոց մէջ կը յիշուի ազը, անոր պահպանոց զօրութիւնը, և կերակրոյ համեմ կարեւորութիւնը կ'ակիարկուին, Յորբ. Զ. 6. Աղով աղրիւր մը բժշկուեցաւ հրաշխէք, Դ. Թագ. Բ. 21. Աստուծոյ սեղանին վրայ մատուցուած զոհերուն ազ կը դրուեր, Ղ. և. Բ. 13. Եղեկ. Խ. 24. Մարկ. Թ. 49. Ազ կը խառնեւր նաև նուիրական ննկոյն մէջ, Ել. Լ. 35. Ըստ Սուրբ Գրոց, բարի մարդիկ "երկրի աղ", են, Մատթ. Ե. 13. նաև շնորհալիք և ճշմարիս խօսեր ազ են լեզուի, Մարկ. Թ. 49. Կազ. Բ. 6. Տես և Եղեկ. Ժ. 9. 4. Երբ երկրի մը համար աղուն կամ աղուղամին կ'ըսուիք, կը նշանակէ անպաղաթիւն և ամոզութիւն: Այս յատկութեամբ Սուրբ Գիրք կ'ակնարկէ Սոդոմ և Գոմոր սրոնց գետին ազի է, կծու և աղուազ ջուրերով ծածկուած, Բ. Օր. Ի. Թ. 23. Եղեկ. Խ. 11. Ապօն. Բ. 9:

Ազը նաև տեսականութեան նշանակ է: Ուսաի և ուխտի համար ըսուած է, "Քեզի . . . Տէրոյք առջե . . . ազի ուխտ մըն է յափտեան," Թու. Ժ. 19. Բ. Մնաց. Ժ. Դ. 5. Ազը նաև հիւրասիրութեան նշանակ է, նաև ծառայից հաւատարմանթեան առ աեարս, բարեկամանց, Տիւրոց և պաշտօնէից առ սյնասիկ օր կը պահէն զանոնիք կամ կ'ընդունին իրենց սեպանը: Ցայնկոյն Եփրատայ գաւառաներուն վերակացուները գրելով առ Արտաշէո կ'ըսեն, "Մեր ոսքիկը պալատէն ըլլաւուն համար՝ մեղի չի վայլեր որ թագաւորին խառը տեսնենքն, Եղբ. Դ. 14: Այս համարին Քաղդէարէնն է, "վասնզի պալատին ազննին ազուած ենք."

Աղանդ: Նոր կատկարանը կը գործածէ այս բառն, առանց պարսաւելու կամ գովիլու ազննին վերաբերեալ անձինք կամ անոնց կարծիքը, Գործ. Ե. 17. Ժ. 5: Հըեկց մէջ յորս ազանգ կար, գործքով և կարծեզ իրարմէ տարբեր, բայց իրարու հետ և իրենց ազդին հետ հաղորդակցութեան մէջ: Այս ա-

շանդներն էին Փարիսեցիք, Սադու-
կեցիք, իսօննեանը և Հերովդիանորք:
Քրիստոնէութիւնն ի ոկզրան հրէտ-
կան նոր աղանդ մը կարծուեցաւ.
ուստի Տերություն ամբասանելով
զՊօլս Փելքորի առջև, կը ըստ թէ
Պօլս գլխաւոր և Նազովրեցոց ա-
ղանդոյն, Գործ. Իի. 5. և Հռովմ-
բնակող Հրեայք ըստ Պօլսի երբ Հր-
ռովմ՝ գնաց Պօլսո, “Մենք առ աղան-
դին վրայով տեղեկացած ենք՝ որ ամէն
աեղ առոր դէմ կը խօսին, ” Գործ.
Խ. 22: Տես Հերետիկոսութիւն:



ԹՂԹԱՏԱՐ ԱՐԱԽԻ

Աղաւմի: Ա. թ Թռչունը սուրբ էր
ըստ Մովկիսկան օրինաց, և մո-
նաւանդ աղքատոք զ՞ն կը մասուցա-
նէին աղաւնի, Մննդ. Ժ. 9. Ղ. 4.
Ե. 7. ԺԲ. 6-8. Ղ. Ա. կ. Բ. 24: Ա. Ա. Հ-
Կայլ տեսակք աղունեալ կամ տա-
տրակի կոսյին Պաղեկոտինու մէջ, և
խսոյեայ կ գլխոյն 8 համարէն կը
աենուորի որ աղաւնին երրեմն կու-
դային մեծ բաղման թեմաք երամ ե-
րամ: Աղաւնիք նշանակ էին միամը-
տութեան, անմեղութեան և հաւա-
տարմութեան, Ովս. Ե. 11. Մատթ.
Ժ. 16: Աղաւնին ընարուեցաւ կա-
րտպետ ըլլալ Աստուծոյ հաշուու-
թեանն ընդ մորդկան զինի ջրհեղե-
զին, Մննդ. Ը., և մեծարեցաւ իրեն
օրինակ Հագւայն Արքոյ, Մատթ. Գ.
16: Տես և Տատրակ:

Աղաւմիքի աղք. Դ. Թագ. Զ. 25,
ըսուած է թէ Սամարիսյ պաշարման
ատենը “մէկ կատիճին չորրորդ մասոր
աղաւնիք աղքը հինգ սիկող արծաթի
ծափուեցաւ, ” այսինքն իրը կը լիրա.
Որովհեակ աղաւնեալ աղքը սաստիկ
սովու ատեն անդամ մարդու համար

կերակուր չէ, ընդհանրապէս կը կար-
ծուի թէ վերացրեալ համարին մէջ
յիշուած աղաւնեալ աղքը տեսակ մը
միսեն կամ ոոպ կամ զիգ էր, որ
աղաւնեալ աղքի շատ նման են: Այս
ընդեղէններին շատ կը վաճառուի ի-
դաշիրի Մէքքէ գացող ու տեսաւա-
րաց, և Դամասկոսի մէջ կան շատ
անութեներ ուր սիսես միայն կ'եփ-
ուի: Պահնէ տապակի վրայ խրոզ-
ուած և շրցուած սիսենը երկայն
ճամբարդութիւն ընողներուն համար
շատ յարմար պաշար է:

Աղքիւր, կամ մշտարուի ակունք
անոյշ ջրոյ շատ յարդի էին Պաղեռ-
տինու մէջ, և շատ աեղեր իրենց մօտ
գտնուած աղքեր մը անուամբ կոչ-
ուած են: Արբազզն մատենագիրը
շատ անդամ աղքիւրներն օրինակ
կ'առնուուն հոգեւոր բաներ գեղեցիկ
կերպով նկարագրելու: Զարօրինակ
Աստուած “կենաց ջուրի աղքիւրը” է,
Երեմ. Բ. 13: Քաւութիւնը պատ-
ւական աղքիւր է մաքրիչ, բուժիչ
և կենսատու, Յովիլ Գ. 18. Զաք.
Ժ. 1: Աւետարանին միքթարու-
թիւնը և երկնից երանութիւնն ոյնի-
ուհու աղքեր օրինակաւ կը նկարագ-
րուին, Սաղմ. Լ. Զ. 7-9. Ցայտ. Ե. 17:
Տես և Զբինք:

Աղեղ, տեսակ մը զէնք որ ի Տը-
նում շատ կը գործածուեր որոի և
պատերազմի ատեն: Կը շնուռէր փայ-
տէ, սոկրէ կամ պաղպատէ, Մննդ.
Իի. 3. Սաղմ. Ժ. 57. Ովս. Ե. 16:
Աղեղը շատ անդամ սուրով կը արուելը: Աղեղ
կաշները կաղարճի մէջ կը դնէին
զայն երբ պէտք չունեն գործածելու,
Ամք. Գ. 9: Բենեամինեակ նշանա-
ւոր էին իրեն կորովի տաղեղնաւորը,
Ա. Մննաց. ԺԲ. 2. Բ Մննաց. Ժ. Պ. 8.
Ժ. 17: Տես և Զենք:

Սա խօսք, “խարեբայ աղեղ,” ո-
րուն կը նմանցուի խորոյէի ժողո-
վարդը, Սաղմ. Հ. 57. Ովս. Ե. 16,
կը նշանակէ յուրի կամ բնիւակ ա-
ղեղ որ նետը չարձակեր շիտակ: Բ
Թագ. Ա. 18, կը կարծանիք, “Պատ-
ուիրեց որ Աղեղը Յուգայի որդւուցը
սորվեցնեն”, ի վաշուց պատերազմի
մէջ աղեղ գործածել սովորութիւն
էր Հրէից, Մննդ. Իի. 22: Թիժալ
խօսքն, “աղեղ սորվեցնել, ըստ ոմնօց

կը նշանակէ ոռրզեցնել Սաւուզի և Յովիստաթանու վրայ շինուած ողբը որ ի Թագաւորաց վերսիշեալ համարէն եաքը կու գայ, և ազեղ կոչուած է պյա դիլոյն 22 երրորդ համարին մէջ յիշուած ազեղ բառած որ Հին կոտակառանին առաջին չորս դիրքերը կոչուած են իւրաքանչիւր դիրքին առաջին բառէն: Տես և Նետ:

Աղեքսանդրիա, անուանի քաղաք Ստորին Եդիպոսի մէջ, Միջնիկարական ծովուն և Մերովիսան ծովակին մէջտեղ, ոչ կարի հնաբ նեղոսի վերջին արևմտետոն բերէն: Այս քաղաքը շինուեցաւ 332 ին նախ քան դիք. ի մէծն Աղեքսանդրէ և լցաւ Յոյն և Հրեայ գաղթականը: Աղեքսանդրիա շուտով ծաղկելով եւ շատ կեդրոն տուրեառիկ փոփոխան ի մէջ արևելից և արեմաից, և յետ ժամանակաց մէծութեան և հարթեան կողմանէ եղաւ երկրորդ քաղաք յետ Հոռովնոյ: Հին քաղաքին շնչառատն էր իրր հնդետառան մղն, և բնակին էր 300,000 ազատ քաղաքացի և նոյնշափ ոտրուկ: Գեղեցիկ փողոց մը 2,000 ոռք լցինութեամբ կ'անցնէր քաղաքին մէջն, ծովակողմեան գանէն սկսելով մինչ կանոնուի կոչուած գուռաց, այնպէս որ թէ հիւսիսէն Միջնիկարականին և թէ հարաւէն Մերովիսան ծովակին նաւահանգստաբին մէջ նաւերուն երթեւնէ կը տեսնաւէր այն փողոցէն, ուրիշ փողոց մը ուզեղ անկեսաբ կը կորէր այս փողոցը, և ուր որ այս փողոցներն իրոք կը կորէին կար քուակուոր մը կէս մզն շրջադաշտով: Յետ մահուան Աղեքսանդրի, որոյ մարմինը դրուած էր այս նոր քաղաքը, Աղեքսանդրիա եղաւ թագաւորանիստա քաղուոր առ Պալզոմամբք, և հասուն եաթին փառաւութեան Պալզոմեաններէն առաջին երկը թագաւորաց ժամանակ Աղեքսանդրիյ փառքն ի կատար հասած էր: Փիկոսիոյից մէջ հաշակաւորաց պյա անգամ ոչ արևելիքն միայն, այլ Յունաստանէ և ի Հոռովնոյ, առաման համար հոն կը գիմէն, և գիտաթեան ամէն ճիւղին մէջ նշանաւոր մարդիկ կը գտնուէն այն քաղաքը: Պաղստէս Սպուտէր, Պազմանան տո-

մին առաջին թագաւորը հիմնեց մօւսարանը, մատենագարանը 700,000 հատար գրենով, և ուրիշ հցակատպ հաստատութիւններ: Ի մահուան կղեւպատրոյի, 26 նախ քան զիր, Աղեքսանդրիան անցաւ Հռովմայեցաւ ձեռքը, և իրը հազար արքի մէծ համբաւ պայմաններին եղաւ, յամի Տն. 646 ին նուածեցաւ Օմար ամիրապետէն:

Առեր Գրոց Յունարէն կամ Աղեքսանդրիան թարգմանութիւնը հս եղաւ եօթանասուն ուսեալ Հրեց ձեռքով, ուստի և թարգմանութիւնը կը կոցուի եօթանասունից թարգմանութիւնն է: Գաղքին շինութենէն թիշ եւրը շատ Հրեաներ գալով բնակեցան հոն: Յսվաւպսս կ'ըստ թէ նոյն ինքն Աղեքսանդր քաղաքին մէջ յատուկ թաղ մը ցուցուց Հրեց, և Յունաց հետ հաւասար իրաւունք և առանձնաշնորհսութիւններ առւաւ անոնց: Փիկոս Ներբայեցին, որ Գրիսոս ժամանակը Աղեքսանդրիյ մէջ կը ծաղկէր, կ'ըստ թէ քաղքին հնդմասէն երկուոք Հրեայք դը բնակէին: Նոյն հեղինակին խօսին նայելով, անօր ժամանակին Աղեքսանդրիյ և սրիշ Եդիպոտական քաղաքաց մէջ գրեթէ մէկ միլիոն Հրեայ կար. բայց այս թիւը շափազանց կը թուի:

Աղեքսանդր. 1. Աղեքսանդր մէծ, Միջնեռուացի Փիկոտո թագաւորին մէծանուն որդին և յաջորդն է: Աղեքսանդր հակնարկուի, Դամնիելի ի. 6, և լ. 4-7 համարներուն մէջ, չորքթեւնան ընծու և միեղջերնոյ քշչի օրինակներով, որ կը ցուցնէն անօր աշխարհակալութեան արտգութիւնը և մէծ զօրութիւնը. Աղեքսանդր ուսհմաննեալ էր Առաւածմէ Պարսիկ աերութիւնը շնչիւով Յունացը հաստատել: Արմանին վրայ, ոյոր նարսուգուսուսը տեսուա երազին մէջ, Դան. Բ. 39, պղնձէ մարմինը կը ցուցնէր զԱղեքսանդր: Աղեքսանդր յաջորդեց հօրը 336 ին նախ քան դիք., և ատաւուրիու տարուան մէջ տիրեց Ասորւց, Պազեստինու և Եդիպոտի, հիմնեց զԱղեքսանդրիա, յաջթեց Պարսիկ և գեաց մինչեւ ի Հնդկիս: Բայց զեղիստեան և շուպտութեան տալով զինք մոռաւ ե-

րեսուներկամեայ, թողլով ընդարձակ տէրութիւն մը զոր անօր զօրավարները բաժնեցին իրենց մէջ:

2. Աղքասանդր որդի էր Ամանի կիւրենացւոյ, Մարկ. Ժ. 21, և, ինչպէս կ'երեկ, նախկին գրիսասնէից երեկիներէն էր:

3. Աղքասանդր կամ Աղքասանդրս էր մին յանձամոց ժաղովյն որ դատապարտեց զՊետրոս և զՅովհաննէս, Գործ. Դ. 6:

4. Աղքասանդր Եփեռացի Հրեայ էր որ ի զուր ջանաց հանգարտեցնել Պօղոսի դէմ յուղեալ ամրսին յԵփեռս, Գործ. Ժ. 33:


5. Աղքասանդր էր գարրին, որ ուրացաւ քրիստոնէութիւնը, Ա. Տեմ. Ա. 20. Բ. Տեմ. Դ. 14:

Աղի ճարը: Այս տեղի նշանաւոր է ի պատճռու յաղթութեանց դաւթի, Բ. Թագ. Ը. 13. Ա. Մընաց. Ժ. 12. Սաղմ. կ, և Ամասիայի, Դ. Թագ. Ժ. 7. Եղոմայեցոց դէմ: Տարակոյ չկոյ թէ պյուռ անսւամբ կը կոչուէր իսր և ընդարձակ հովհանն իշ-լոր, որ իր ութ մզն երկայնութեամբ կը ձգուի Մեռեալ ծագէն մինչ:

Ակրարիմ կոչուած կաւճեայ զահաւանիները: ինչպէս մերձակոյ տեղերը, նոյնպէս ոյս տեղը կ'ընծայէ հրարից նշաններ, և է աւերակ և ամայի: Երբեմ կ'ողողի Մեռեալ ծովուն զառն ջուրերէն որ մինչ:

Հնկարտառն ոտք կը բարձրանան: Զուրերուն նեղեցէն հովտին եղերը նեխուած ֆայոյ կաորսութ աղի ոյնպէս թաթափ են որ չեն վառիր. և հովտին հրափսային արեւնիւան կողմը կոյ աղի լւս մը: Այս հովտին մէջ տեղ տեղ աղէն ապիտակացեալ է, տեղ տեղ՝ նախնախուա է, տեղ ալ կոյ ուր աղաւազին լրոյ հեղեղ մը կը հոսէ դանդաղ, և կամ մօրացեալ կը մոյ: Հովտին հարաւային կողմն մէկ մասին մէջ կան մնշայի թուփեր և վայրի մացաւք: Շանապարհորդք երբեմ հանգիստ են հոն մասն աւազով լիցուած վիհերու որոնց մէջ ուղղու և ձիան ընկցմած և կորուած են, Ծննդ. Ժ. 10. Սովոն Բ. 9: Ցես և Յորդանան և Մով:

Աղիւս: Աղիւսն ընդհանրապէս կաւէ շինուելով արևի մէջ կը շորուէր և կը կարծրանար, Ծննդ. Ժ. 3, երբեմ նաև փառն մէջ կը դրուէր, Բ. Թագ. Ժ. 31. Նաւ. Գ. 14: Բարելոնի աշտարակը շինուած էր աղիւս, և փոխանակ շաղափի ձիւ գործածուած էր: Աղիւսն ընդհանրապէս մէկ քառականի սովէ էր: Բարելոնի և Եղիպատոս շատ կը դրուին այս մեծութեամբ աղիւսներ, որոնց վրայ կայ թագաւորական կամ քրիմական յրոշմ: Եղիպատոսիք ծանր կերպով կ'աշխատցնէին զԵրբայցիցիս աղիւսարկութեան մէջ: Եղիպատոսի



հին շինուածոց վրայ աղիւսարկութեան գժուարին արուեստին գրեթէ բոլոր գործողութիւնները նկարուած են, զորոինակ' կուը կրել, շազուել, աղիւսները շինել, չորցնել և շարել:



Աղիւս թորսել ԸՆԴ ՏԾԱՌԱ: Առողջ բոլորն ալ կ'ընէին ատարականէ ընդհանր հրամանաւ ընիկ վերակացուաց: Կաւը իտացնելու համար հաւանականապէս յարդ կը խռուէր հետք:

Աղիք: Երբայցից մատենագիրը

ոյս բառը կը դործածեն շատ անգամ մարդուն մարժանոյն ներքին մասսանց համար առհասարակ, իրրեներքին մարդ, ինչպէս որ մենք շատ անգամ սիրու բառը կը դործածենք նայն մտոց: Ուստի ազիք բառն յաճախ կը նշանափէն նիստ քթոյ, խանդաղատանաց, կարեկցութեան, այլովքն հանգերձ, գ թագ. դ. 26. Ես. կդ. 15. Երեմ. կ.Ա. 20:



Աղօւես : Սուրբ Գրոց մէջ Երրույթերէն երկու բառ կը թարգմանուի Հոյերէն ազուէս, և շատ անգամ գիւրին չէ սրոշել թէ ինչ անառնոյ համար ըստած է: Պազեստինու մէջ աղութիսու սյունայլ տեսակներ կոյին, ամէնքն ալ կերպարանօք և բարուք նման հասարակ ազութիսու: Աղօւեսը խորամանկ է, շատակը և կառակար, ծզկի. ժդ. 4. Ղուկ. ժդ. 32: Խոտզոզ շատ կը սիրէ, և շատ վասակու առայ սյահիներու, Երդ. Բ. 15: Աղութիսու և ազութին առակը ծանօթ է: Այս կենդանին մենակեաց է, և իւր որչը կը փորէ գեանին մէջ, Ղուկ. թ. 58: Շնագայլն հիմու աւելի շատ է Պազեստինու մէջ, և հաւանականապէս Սուրբ Գրոց մէջ շատ տեղ՝ “աղօւես”, բառով այս անառունը կ’ափարիսուի: Շնագայլը հասարակ շատ մեծութիւն ունի, գըլութը գայլու գլխոյ և ձեւան աղութիսու ադւոյ կը նմանին, իսկ գյոյնը բաց գեղնագոյն է: Գոյլը գազանութեան չետ ունի նաև շատ լիրը համարձակութիւնը: Որս ընկլուն և ձոյնին

կողմանէ կը տարբերի ազուեսէն, Շնագայլը խմովին կ’ելլին որսի, և լալադին ունալու ձայնիւ և հաջիլով գիշերն ի բուն կը ձանձրացնեն լսողները: Կը բնակին ծակերու և սարերու մէջ, զեղութեան համար և հաւացներ մանելով մեծ կտորած կ’ընեն: Բայց անոնց սովորական կերակուրքն է որս, մողէսներ, միջատներ, խազող և մարթուած անասնոց փորտակը: Եթէ ուրիշ բան չեն գտներ, կ’ուտեն հին կաշւոյ կտորներ կամ ինչ որ ժամանակաւ անառնոյ վերտրերած է: Կարուտաններու և բանակներու ետեւէն կ’երթան, կ’ուտեն մեռելց մորմինները, դիակներ անգամ կը հանեն գերեզմաններէ, Սաղմ. կդ. 10. Ողբ. Ե. 18: ինչ որ Սամփսոն ըրաւ Փըզ շատցոց արտերուն ազուէսներով կամ թերեւ շնագայլիւք, Դատ. ԺԵ. 4, 5. Նզնը կ’ընէին հին Հառվայշեցիք ցորենի տառուծոյն Սանդարամետապերի կամ ինմետարի տօնին, այսինքն ազուեսներու ձետերուն ջահներ կապելով կը թազութին կրկիսին մէջ միջնէ որ կրակը կը սպառէր զանսնէր: Այս բանէ կ’ընէին ի վրէժ, վասն զի ժամանակաւ ազուփիունք քանի մը ցորենի արտ պյարած էին:

Աղքատ : Սաղմ. ԺԲ. 5. ԽԱ. 4-3: Աղքատը մասնաւոր կերպով կը իւնամանէին հին անտեռութեան մէջ, ԵԼ. կդ. 6. Ալակ. ժդ. 4. Կ. աւել ևս ի նսրումն, Մատթ. ԻԵ. 42-45. Յակ. Բ. 5: Դիցին հուերը զրը օրէկը կը պահանջէր աղքատներէն պյանդէս ընդունելի էր ինչպէս մեծատանց հարսւստ պատարագը, Ղետ. Ե. 7-13. Մարկ. ԺԲ. 41-44: Արտերու, ձիթառաններու և սյգեաց ճռաքաղն աղքատաց թուոււ հրամայուած էր, Ղետ. ԺԲ. 9. Բ Օք. ԻԴ. 19. Հումաթ. Բ. 2: Եօթը տարին անգամ մը երկրին ինքնարցոյ բերքը հասարակաց էր ամենուն, Ղետ. ԽԵ. 7, իսկ Յորելեան ասրին աղքատէն առնուած ամեն ստացուածքը նորէն պիտի հատուցուէր առաջին տիրոջը: Տես նաև Ղետ. ԽԵ. 4. Բ Օք. ԻԴ. գլր.իները: Մարգարէ ոսստկութեամբ կը խօսին աղքատներն անտես ընսղնե-

բաւն և զգողակիւն դէմ, Խ. . Ժ. 2. Երեմ. Ե. 28. Ամսվ. Բ. 6. բայց աղքատափիւթիւնը մեծ առարիւնութիւն էր մանաւանդ առ նախկին Քրիստոնեայս, Մատթ. Զ. 2-4. Ղուկ. Ժ. 33-35. ԺԹ. 8. Գործ. Թ. 36-39. Ժ. 2. ԺԱ. 29, 30.

Աղօթք Աղօթքն է զգացուներ և փափառեն մատուցանել Աստոծոց յանձնան Տեամ մերը և Փրկչին Յիսուսի Քրիստոսի և նորա միջնորդութեամբ: Աղօթքն էր խօսի մարդը ընդ Աստուծոյ օգնութեամբ չոգւոյն Արքոյ: Աղօթքը Քրիստոնեին հոգեար կեանքն է, և ով որ աղօթքի հոգին չունի՝ Քրիստոնեայ չէ, Յոր. ԽԱ. 15. Աղղմ. Ժ. 4: Ամէն գարու մէջ Աստուծու միշտ հաճութեամբ ընդունած է եւար ուորբերուն արգիւթը: Օրինաց Հրատարակուելէն հետ Երրոյշեր չթաղուցին երբէք հանապազորդ պաշտօնը Հրատարական վը կայութեան խորանին և յետոյ տանարին մէջ: Այս պաշտօնն էր երեկոյեան և առաւօտեան զոհերու մատուցուն հանապազորդ, հանդերձ աղօթքի զրո քահանայք և Ղետաց մեր կը մատուցանենք ոյս նուիրական չեկին մէջ: Նաև ամէն քահանայք էր մատուցանեին զոհեր, խունկեր, ընծաներ և երախոյրի պահ և պահ անձին համար. էր հատարէին պյկելայլ արարողութիւններ անդրանիկներու փրկանաց կամ զզծելոց մաքրութեան համար. միով բանիւ ժողովուրդն ամէն դիէ կու գար հոն իւր ութեար կատարէին և մատուցանել պաշտօն Աստուծոյ ոչ տօնենու օրեր միայն, ոյլ և հասարակ օրեր բայց առանց աղօթքի պաշտօն բնաւ չեր կատարաւէր, Ա. Միաց. ԻԳ. 30. Նէեմ. ԺԱ. 17. Ղուկ. Ա. 10. Տես նաև Գ Թագ. Բ. 22, և տանարին պաշտաման համար Դաւթի սաղմաները:

Բարեկուշտ մարդիկ սովոր էին օրը երեկ անգամ աղօթել որոշեալ ժամեր, Սաղմ. ՄԵ. 17. Ղա. Զ. 10. Տես և Ժամ: Ասւըր Գրոց մէջ յիշուած ուորբերուն սովորութիւնն էր Հրատարական, առ անձին և առանձին աղօթել, ինչպէս նաև իրենց սովորական զրազման մէջ կար մաղ-

թանք արձակել առ Աստուծու, Նէեմ. Բ. 4. Աղօթքի ատեն պայ ինչ կամ այն ինչ դիրքով կենալ պատուիրուած չէ Ասւըր Գրոց մէջ, Ուորի վրայ բազկատարած, Գ Թագ. Բ. 22, գլխակոր, Մննդ. ԻԳ. 26, ծընդաց վրայ, Ղուկ ԻԲ. 41, և գետնաստորած, Մատթ. ԻԶ. 39, աղօթել անխտիր սովորութիւնն էր: Աղօթք մատուցանելու և հպատակութեամբ ի կամ Աստուծոյ, և ջրմռանդ, յարատե և անկասկած վըստահութեամբ առ Աստուծու ի Քրիստոս: Աղօթից հետ պարտի ըլլալ նաև խոնարհ խոսավանութիւն և շնորհակալաւթիւն ի որտէ, աղերս մատուցանելով ոչ միայն աղքականաց և կարես բարեկամաց այլ բոլոր մարդոց համար: Ուղելի բարեկ և էւրը էր թեւղդրեն զմեզ աղօթել առ Աստուծու. ով որ առանց աղօթքի կ'ապրի յայտնի կ'ընէ իւր օրորին անաստուածութիւնը: Աստուծու ամէն մարդէ էր պահանջէ աղօթից պաշտօնը, Նզեկ. ԼԶ. 37. Մատթ. Ե. 7-11. Փիլ. Դ. 6. Ա. Տէմ. Բ. 1-3. Յակ. Ա. 5. Այս պարտը զանց ընդուները բաւական չառնառ չունին զիրենի արդարացնելու: Շատ անդամ կ'ըսուի թէ աղօթքը չի կինար փոխել Աստուծոյ անայլայլի իսրհուրդները. բայց առ Աստուծու մատուցանելու ամէն աղօթք, ինչպէս նաև աղօթից ընդունելութիւնը կամ մերժումը, կան Աստուծոյ նախարինամութեան իսրհուրդներուն մէջ: Կ կատարէի նաև Աղօթքէն Աստուծու ոչ աւելի բան մը էր ոսրվէ մեր պիտայից վայս, ոչալ աւելի յօժար կ'ըլլայ կատարելու մէր ինդրուածները, ոչլ միշտ կ'ընէ ինչ որ մեզի համար բարի է, Բայց կ'երեկ թէ Աստուծու կ'ուզէ մանաւանդ որ մեր աղօթքը տայ մեզի բարիք, զոր առանց պյկե կրնար շըտաւ, "Քու աղտղակիմ անյն եւածին պէս շուտով քեզէ պիտի ողորմի. զնիկան լածին պէս քեզէ պատասխան պիտի տայ," Ե. Ը. 19: Ամէն ծշմարիտ աղօթքով ըսելու է առ խօսքը: "Առ աղքատը աղաղակից, ու Տերը լոեց անոր, և զանկիս իր բոլոր նեղութիւններէն փրկեց, Աղղմ. Ղ. 7. 6.

Սուտ կրօնքներն ալ յարդ կ'ընծա-
յեն իրենց աղօթքներուն որոնց մէջ
աւելորդ խօսք կան և ունայն կըրկ-
նութենք, որովք կ'ըզեն եռանձեւն
պահանութիւնը կ'ըստունել. Նաև կեղ-
ծաւորը կը սրբն աղօթել մասն-
անք մարդոցմէ փառաւորուելու հա-
մար. Այս մէզքերը Քրիստոս կը գա-
տապարտէ Մատթէի Ձ. Գլխչյն 5-
15 Համարներուն մէջ, և իւր աշա-
կերաներուն կու ապյ աերունական
տղօթքին ձեն իրեւ գեղեցիկ օրինակ
աղօթէց. Եփես. Ձ. 18. Ա. Թօւ. Ե.
17. Ա. Տիմ. Բ. 8 Համարներուն մէջ
զույս կը պատուի Հաւատացելոց
միշտ և ամենայն ուրեմ աղօթել,
ուուրք ձեռքեր վերցնելով, և օրին-
ութ զլուսուած ամէն բանի համար,
թէ ուտելու, թէ ըմպելու, և թէ
որ և իցէ գործ կատարելու մէջ.
կըսէ նաև թէ ամէն բան ի փառա-
Աստությ ընկլու են հաւատացեալք,
Ա. Կորնթ. Փ. 31. Միով բանիւ,
մեր Տէրը կը պատուիրէ մեզի անդա-
դար աղօթք ընել, Ղուկ. Փ. 1. Ի.
Ա. 36.

Ամազեկացիք, հզօր ժողովուրդ
էին Ապառած Արարից մէջ, Մեռ-
ել և կարմիր ծովերուն մէջսեղ,
թերեւ իրեւ թափառական, Աննոց
բնակութեան բուն տեղը ծանօթ չէ,
Ընդհանրապէս կը կարծուի թէ ա-
նոնց երկիրն էր ի հարաւայ Պազես-
տինու, Սէրբ լեռան և Եգիպտոսի
առհմանագլխոյն մէջսեղ. Ամազե-
կացիք, ինչպէս կ'երեւ, շատ քա-
ղաքներ չունեին, թէպէս ունեին
քաղաք ինչպէս յիշուած է Ա. Թօ-
ւաւորաց Ժ. Գլխչյն 5 Համարին
մէջ. Ընդհանրապէս խումբ խումբ կը
բնակէին պարերու մէջ կամ վան-
ներու տակ, այժմն Արարացի վրա-
նաբակոց պէս որ Գետուուն կը կոչ-
ամին. Խորսիւացիք ոյն ինչ անցած
էին կարմիր ծովէն, մինչ Ամազե-
կացիք յարձակեցան անոնց վրայ
յիտքիցիք տնապատճն մէջ, և սպա-
նին զանոնք որ տու յազնութեան
կամ տկարութեան եւ Յացած էին.
և ոյս յարձակման համար զոր ըրին
ուարապարուց Աստությ ժաղովը-
ցւեան վրայ նշման վիճաք արուեցաւ
անոնց գէմ, Ալ. Ժ. 8-16. Դիար-

ձեալ կրօւեցան իսրայելի մէկ մասին
գէմ աւետեաց երկրին ուսհմանին
վրայ, Թօւ. Ժ. 45, և 400 տարի
եղաց Սատաւող յարձակելով ստատ-
կեց զանոնք հրամանաւ Աստությ,
Ա. Թօւգ. Ին. Բայց և պինդէն մեռ-
ցորդ մը ապրեցաւ և տեսեց յետոյ:
Դաւիթ քանի մը անգամ վանեց զա-
նոնք, Ա. Թօւգ. Ին. 8. Լ. 4. Բ
Թօւգ. Ը. 12, և հուսկ ուրեմն Համ-
աւանեանը յնթեցին զանոնք եզեկեայի
ժամանակ, Ա. Մնաց. Դ. 43, և պի-
ղես կատարուեցաւ Բազաման մար-
գարութիւնը, Թօւ. Իդ. 20. Հա-
ման, Սուրբ Գրոց մէջ յիշուած վեր-
ջին Ամազեկացին, Կորուեցաւ իր
եղացյրներուն պէս Հրէից գէմ կը-
սւելով: Տես Եսթերայ գէրը:

Ամազեկի, որդի Եղիփառայ և թո-
ւուրի Եսաւայ, Մննդ. Լ. Ձ. 12. Ամա-
զեկայ այս սերնդեան վրայ որոշ բան
մը բառած չէ Սուրբ Գրոց մէջ: Ա-
մազեկացի Կոշցւած ազն առէ շատ
առաջ կար, Մննդ. Ժ. 7. Թօւ.
Իդ. 20.

Ամանա, Անդիկրանան լերտնց
հարաւային մասին կամ գագաթան
անունն է, Հերմոնի կից և անոր հիւ-
սիսային կողմը: Ասկէ կը հոսէր Ա-
մանա կոմ Արանա գեաը գէպ ի
Դամասկոս, Երդ. Դ. 8.

Ամասիս, Վրաբեն Տիուռ (Եհո-
ւոյ): 1. Յաւդայի ութեարդ Թագա-
ւորն էր, որդի Յավասայ: Ակուա-
թագաւորել 835 ին նախ քան զիր.,
և Թագաւորեց քսան և ինը տարի
կրօւեցէմ: Տէրոյն առնելու ուղղու-
թիւն ըրաւ բայց ոչ կատարեալ
սրուի: Գահին վրայ հաստատուելով
եղաց մեցուց իւր հոյրը սպաննոց-
ները, և 300,000 հոգի ժաղուելով
Յուդայէ, 100,000 ալ իսրայել վար-
ձելով կառւեցաւ Եգիպտոյց գէմ: Հա-
կարեւ հազար վարձկան զօրքն ար-
ձակեց ակամայ հրամանաւ Աստո-
ւաց որ տանց այն օդութեան յաղ-
թութիւն տուաւ անոր: Բայց և պի-
ղես Եգիպտոյց կութերը ըերաւ
իր երկիրը, և կանչներով պաշտօն
մատոյց անոնց: Այսպէս ապստամ-
բերուն համար Եհովայէն յանդիման-
ուեցաւ Աստութմէ զրկուած մարգա-
րէտ մը որ անոր կործանաւմը գուշա-

կեց : Յետ սակաւուց յանիսրհնուրդս պատերազմը ըրաւ խրսոյելի հետ, և յաղթաւեցաւ ամօթավ . Տառն և հինգ տարի եռքը սպանուեցաւ գաւաճաններէ որոց ձեւքէն խզս տուած էր լաբին, Դ թագ. ԺԴ. 1-20. Բ Մնաց. իւս.

2. Բնեթելի սոկեղէն որթաւն քուրմն էր, որ ամբատանէց զլմովս առ Յերաբովամ, և ինդրեց պատրիել զնաթուդոյի երկիրն անոր հաւատարմութեանը համար, Ամսվ. Ե. 10-17.

Ամարիս, Տեր Խոստոցաւ, Դ. որդի Մարիօթոյ որ Ահարոնն էինցնէր Եղիազարաւ . Հայր էր Աքիտովրայ և հաւ Սագովիայ, որով քահանայապետաթիւնն անցաւ այն ճիւղին, Բ Մնաց. Զ. 7.

3. Էր վերջին ժամանակի քահանայապետաց մին, որդի Ազարիսյի և հայր սուրբ Աքիտավրի մը, Ա Մնաց. Զ. 11. Նշյալուս միենայն ցանկին մէջ, Ա Մնաց. Զ. 11, կան Ազարիս անսւն երկը անձինք :

Ամարիսազ, Թագաւոր Մենատարայ Արրահամու ժամանակ . Ուրիշ երկը մանր թագաւորութեանց իշխաններով զատերազմեցաւ Մեռեալ ծովուն մօտերը բնակող ցեղերուն, և դաշտին քաղաքներուն հետ, Մնաց. ԺԴ. 1.

Ամբակաւմ, փոքր մարգարեկից մէկը : Առոր կենաց վրայ աեղեկութիւն չունինք . միայն կ'երկի թէ ժամանակակից էր Երեմայի, և մարգարեցաց իրը 610 ին նոտի քան զդի, Նաբուգոդոնոսորյ Յուգայի վրայ առաջին անգամ յարձակելէն քիչ յաւազ, Դ թագ. ԽԴ. 1.

Ամբակաւմայ մարգարեկութիւնը . Այս գերը մէկ պատգամ է երկը գիշէ բազկացեալ : Ամբակաւմ առաջին գլուխյն մէկ կը մարգարեկանայ վայերը զոր յաղթշտակոզ և ահարկու քաղցեացիք ընդ հօռու պիտի բերէն մեղապարտ ազդին վրայ : Երկրորդին մէջ կը մարգարետանայ յաղթովներուն ապագոյ խնարհուումք : Երրորդ գլուխը զսեմ և գեղեցիկ երդ է, ուր մարգարեն կը մազցէն Տէրոջ օգնութիւնը յիշցնելով հին աւուրց մէջ անոր մեծազօր գործերը, և մեծ վստահութիւն կը յայսանէ յԱստ-

ուած : Գտն այս յաղթական երգը բարձր և պերճ բան մը չկայ նզյն իսկ Երրայական բանաստեղծութեան մէջ.

Ամեսայի, Էւրու, Դ. Դաւթի քեռդին, անոր քրոջը Արիգեասի և Յոթորոյ Խոսմյելուցույց մը որդին : Թերեւս այս ազգականութիւնն էր զամանաւ որ Դաւթի անոր պյանչափ մէկը չցուցուց որշափ իւր միւս քեռդին կը լուսաւ, և Ամեսայի թերեւս այս պատճառաւ յարեցաւ Արիսոզմայ անոր ապստամբութեան ատենը : Ամեսայի Արիսոզմայ զօրավարն էր, և յաղթուեցաւ իւր մօրեղբօրդին Յովաբէ, Բ թագ. ԺԸ. և ԺԸ. 13. Բայց Սարէէի պատճամբութեան յօւղման ատենն Ամեսայի ննդաւ սպանուեցաւ իւր հզօր սոսիէն, Բ թագ. Ի. 4-10, 1022 ին նախ քան զիբ .

2. Եփիրեմի իշխաններէն մին, որ գէմ կեցաւ իրրե գերի պահէն Յոււդոյի մարդիկը որ խրսյէի թագաւորին Փակէէի գէմ զատերազմին մէջ գերի բանուած էին, Բ Մնաց. ԻԸ. 12.

3. Ղետացի մը որ Դաւթի յարեցաւ ուրիշ երեսուն իշխաններով մին Դաւթի անապատը կը փախէր Սաւուզի երեսէն, Ա Մնաց. Զ. 25. ԺԲ. 16-18.

Ամեն ածական է և բուն կը նշանակէ հաւատատուն, իսկ փետորերութեամբ՝ հաւատարիմ : Ամյուէտ Յայտնութեան մէջ, Գլ. Գ. 14, Դրիստոս կը հոչըսի Ամէնը, հաւատարիմ ու Նշմորիս վկան, „ ուր մերինի խորըն Ամէն բառին բացայացափիշէ : Ամէն, մակրայօրէն գործածուելով, կը նշանակէ սատափի, նշմորտատէն, հաւատառեաւ, և գործածուի խորի մը սկիզբը՝ Եօրդին զյտ տալու համար, ինչպէս է շասանգամ Քիստառի խօսքեաւն մէջ, և բնադիմանքէն կը թարգմանուի նշմորիս, նշմարիտ : Յավշաննու Աւետարաննին մէջ միայն յամափ գործածուած է կրկնուելով, զշմարիտ, նշմարիտ : Խօսքին վերջը կը դործած-

ուի շատ անդամ միանգամ կամ կրկնուելով, մանաւանդ երգոց և աշոթից վերջը, զորօրինակ, "Ամէն ու ամէն", Սաղմ. Խլ. 13. ՀԲ. 19. ԶԲ. 52. Այս վերջին գործածութեան մէջ բառին բուն նշանակութիւնն է նախինթաց խօսքերը հառատել, ցացնել աղօթքին անկեղծութիւնը և ինդրել աղօթքին ընդունելութիւնը. ուստի "ամէն ու ամէն", կը նշանակէ Այսպէս է, այսպէս թաղ ըլլայ. Եղիցի և Եղիցի, Ուստի երգմանց մէջ, քահանան երգման կամ ուստին կամ անէֆքին խօսքերը կրկնելին եռըը, անոնք որ Ամէն բարձր կը սէին կը կապուէին նցին երգմանը, Թու. Ե. 22. ԲՕ. Խի. 15. ևն. Նէեմ. Ե. 13. Ը. 6. Ա. Մնաց. ԺԶ. 36. Բաղրատէ Սաղմ. ՃԶ. 48.

Ամբողդար, Խուսկուր յօխոր, 1. որդի Արամայ, ի ցեղէն Ցուդոյ, և հայր Նասոսնի, Քրիստոսի նախահարց մէկն էր, և անոր դուստրը Եղիսաբէթ մէկն էր Ահարոնի, Ել. 9. 23. Հուութ Գ. 20. Մատաթ. Ա. 4. "Ամինագարին կառքերն երգ. 9. 12, էին շատ թեթե և արագ. Թերեւ այն ժամանակին երկելի կառավարներէն մէկ երկելին կ'ամփարկուի. 2. կահաթու մէկ որդին, Ա. Մնաց. Ջ. 22.

Ամիս, Երրոյեցւոց ամիսները լուսնական ամիս էին, այսինքն՝ մէկ նոր լուսնէն մինչեւ միւսը. Այս լուսնական ամիսները կը հաշուուէին մէն մի քառան և ինն ու կէս օր. կամ, մանաւանդ, մին երեսաւն օր էր, և յաջորդը՝ քառան և ինը, և այսպէս փոփոխակի մինչեւ տարւոյն վերջը. Երեսնօրեայ ամիսը կը կոչուէին լի կամ ամիսոց ամիս, իսկ այն ամիսները որ քառանինօրեայ էին՝ թերի ամիս կը կոչուէին. Ամագլուկը միշտ նոր լուսնէն կը սկսէր, և այս օրը կը կոչուէր օր նոր լուսնոյ կամ նոր ամիս. Երրոյեցիք ամիսները կ'անուանէին առաջին, երկրորդ, երրորդ, ևն. Այն անունները որ հիմա ծանօթ են՝ դերութեան ատենը Պարուից լեզուէն առանած կը կարծուին. Երբ Երրոյեցիք Եղիպատոսէ կ'ելլէին աղրի ամսուն, Առաւած հրամայեց որ այն

ամիսն, այսինքն՝ քաղաքային տարւոյն եօթներորդ ամիսը, որբազան արրաջն առաջին ամիսն ըլլար, ըստ որում պիտի հաշուուէին կրօնական տօները. և այս ատենէն սկսելով՝ ամիսները հաշուելու ոյս երկու եղանակով ալ գարուեցան Հրեսյք:

Որովհեակ Հրէից ամիսները լուսնական էին, իսկ մերիներէն ամեննեին կախումը չ'ունին լուսնէն, չեն կրօնար միննոյն ժամանակ սկսիլ և վերջանալ. Սակայն ընդհանրապէս Հրէից նիստար կը համեմատի զրիթէ մեր աղրիլն, զիս՝ մեր մնյախիսին, և որ ի կարգին, ինչպէս կը տեսնուի յարդ աղիւսակէն:

Նրբոյական ամիսը	Գրեթե կը համեմա- տի մեր	Ա. մ. մասնակ- իւնը	Բ. մ. մասնակ- իւնը	Վ. մ. մասնակ- իւնը	Դ. մ. մասնակ- իւնը
Արդիկ կամ Նուն Ել. Ժ. 2. 18. Եթ. Գ. 7.	ԱՊՐԻԼԻ	Ա.	Ե.		
Իոր կամ Զիւն, Գ. Թագ. Զ. 1.	ՄԱՅԻՍԻ	Բ.	Ը.		
Սիզան, Եթ. Ը. 9.	ՅՈՒՆԻՍԻ	Գ.	Բ.		
Թամազ, Եղէ. Ը. 14	ՅՈՒԼԻՍԻ	Դ.	Ժ.		
Ապ.	ՕԿՈՏՈՍՈՒ	Ե.	ԺԱ.		
Իւլի.	ՍԵՊՏԵՄ- ԲՐԵՐԻ	Զ.	ԺԲ.		
Ամբու կամ Թթի,	ՀՈԿՏԵՄ- ԲՐԵՐԻ	Է.	Ա.		
Բաւլ, Գ. Թագ. Զ. 20.	ՀՈՅԵՄ- ԲՐԵՐԻ	Ը.	Բ.		
Գաող, Զաք. է. 1.	ԴԵԿՏԵՄ- ԲՐԵՐԻ	Բ.	Գ.		
Թէրեթ, Եթ. Բ. 16.	ՅՈՒՆԻՍ- ԻՐԻ	Ճ.	Դ.		
Սերպ., Զաք. Ա. 7.	ԳԵՏՐՈՒԱ- ՐԻ	ՃԱ.	Ե.		
Ադրբ., Եթ. Գ. 7.	ՄԱՅԻՏ	ՃԲ.	Զ.		

Որովհեակ առասուերկու լուսնական

ամիսը կ'ընեն երկե հարիւր յիսում
և չըս օր և վեց ժամ միայն, Հը-
րեկո տարին քան զշառվէւականը
կարճ էր երկուասան աւուրբ : Որսվ-
չետե այս 12 օրուան տարբերու-
թեան պատմին առաջին ամսյին
նոր լրաբնիր գիշերահաւասարին հետ
միենայն ժամանակ չեր պատահէր,
Հըրեայք երկե տարին անգամ մը կը յաւ-
ելութիւն երկուասաներոդ ամիս
մը զոր կը կոչէին վետար, պայմինըն
երկորդ ադար : Այս միջցաւ անոնց
լրասնական տարին գրեթէ կը հաւ-
ուրիէր արեգակնային տարւոյ : Տես
և Տարի :

Ամլութիւն : Ամլութիւնը ժքրափ-
առմթիւն կը համարուէր մասնաւ-
րապէս արեւելք, Սննդ . ԺԶ . 1 . Լ.
1-23 . Ա. Թագ . Ա. 6 , 19 . Ես . Խէ.
9 . Խթ . 21 . Ղուկ . Ա. 25 , և մա-
սնաւնդ առ Հըրես կանայս որ կը
հաւատային Մետայի խոստմանը,
Սննդ . Գ. 15 , և կը փափաքէին հաս-
նիլ Մետիսյի մոյր ըլլալու պատուայն:
Թէ որչափ սաստիկ էր այս փափաքն՝
ասկէ յայտնի է որ ամուլ կանայք
տրապաց կարգի և շատ անգամ ա-
պօքնաւոր միջցներու կը ձեւար-
կէին, Սննդ . ԺԶ . 2 . ԺԹ . 31 . Լ.Բ.
14 . Բ Օր . Խէ . 5-10 : Ամուլ կամ
անպատզ կը կոչուին Սուրբ Գրաց
մէջ Քրիստոնեայք որ Հսդեղի պր-
տուղներէն անմասն են, և չեն առա-
ացեալ բարի գործովք, Ղուկ . ԳԴ.
6-9 . Բ Պետ . Ա. 8 .

Ամմանացիք, Ղ պատի որդւոյն Ամ-
մանի ուրբունդը, Զամշաւմիմ կոյըւած
հսկաներուն հին ցեղը Շնկելով, տի-
րեցին անոնց երկրին որ Հըրեաստա-
նի արեւելեան կողմն էր, Բ Օր .
Բ. 19-21 : Ամմանացւոց երկիրը կը
ձգուէր Ալանուն մինչեւ Յարոկ, և
Յարդանանէն շատ հեռու Արարիսյ
մէջ, Անոնց մայրաբազմքն էր Ռար-
բա, կը կոչուէր նաև Ռարբաթ Ամ-
ման, և վերէւ կոյըւեցաւ Փեղադեղ-
փիս, Յարսկայ եղերքը : Մովսէով
ժամանակ Ամմանացիք քշեցին զԱմ-
մանացին այն երկրէն գէղ արեւելք,
Բուռ . ԻԱ . 21-35 . Լ.Բ. 33 : Մովսէով
արգելուեցաւ անոնց վրայ յարձա-
կէլ, Բ Օր . Բ. 19 : Ամմանացիք սաս-
տիկ կուապաշտ էին . անոնց դիխաւր

կոււրքն էր Մողք, որ Ուրանոսի
հետ նոյն կը կարծուի, Դ Թագ . ԺԱ .
5-7 . Դ Թագ . ԽԳ . 13 : Ցեփթայէի
ժամանակ հարսաահարեցին զիսրա-
յէլ, և յաղթուեցան անկէ մեծ
կորուսասվ, Դատ . ԺՎ : Ամմանի որ-
դիքը յեւայ ոյլեասլ ժամանակ եւ-
ուովեցին զիսրայէլ, ուստի մարգա-
րէք կը սպառնային անոնց պատու-
հա Աստուծմէ, Երեմ . Խթ . 1-6 .
Եվկ . ԽԵ . 2-10 :

Ամսոն, հաւարտէմ, երկց որդի
Դաւթի Յեղպայելացի Աքինուամէն :
Ամսոն իւր քպուր բանաբարելաւն առ-
թիւ միայն յիշւած է : Այս բանա-
բարութեան համար Արիսոզմը եր-
կու յատրի եղբը գաղը ոպաննեց
Չլմոն, Բ Թագ . ԺԳ :

Ամսն, բոշունիւու, Յուդայի շո-
րեքտառաներորդ թագաւորը, որդի
Մանատէի, սկսաւ թագաւորել, 639
ին նախ քան զՔր., քսանամենի, և
երկու տարի միայն թագաւորեց Ե-
րուսաղէմ : Տէրուց առաջ չարութիւն
ըրաւ, ինչպէս ըրած էր անոր հայրը,
Մանատէ . Թողլով Եհովա Աստու-
ծը, և կուսաքեր պաշտեց : Ամսնի
ծառաներն անոր գէմ գաւաճանու-
թիւն ընելով իւր տանը մէջ մեռ-
ցաւցին զանի . բայց ժողովուրդը ըս-
պաննեց գաւաճանները, և թագա-
ւորեցաւ անոր որդին Յօվիսա : Ամսն
թագուեցաւ Ոզոյի պարտէղը, Դ
Թագ . ԻԱ . 18-26 . Բ Մհաց . ԼԳ .
21-25 :

Ամսվա, Ճ-Ն, 1 . Փոքր մարգարէ-
ից շորորուց, հսկիլ թեկուէ քաղքէն
որ Յուդայի երկրին մէջ Փոքր քա-
ղքը էր, իրը երկստաստն մզն Ե-
րուսաղէմէն գէղ ի հարաւ : Ամսվա
մարգարէացաւ հսրայէի վրայ Բե-
թէլ, Յուդայի թագաւորին Յօվիսա-
յի, և հսրայէի թագաւորին Բ Յե-
րուսաղամյ օրերը, իրը 787 ին նախ
քան զՔր., ուստի Ամսվա ժամա-
նակակից էր Ովսեայ, Յովէլի և Ե-
սոյեայ : Ամսվայ գիշերին առաջին
երկու գլուխները մարգարէութիւն
են շրջակայ ազդաց գէմ որ թըշ-
նամի էին Աստուծոյ ժողովրդեան :
Բայց Ամսվայ մարգարէութեան գըլ-
իսաւոր նիւթն էին հսրայէի տասն
ցեղերը : Անոնց սուժամանակեաց

յաջողաւթիւնն առ Յերոբովամաւթանձր կրապաշտութեան, անիրաւութեան և ապակեանութեան տարաւ զանոնք. այս մեջաց համար Ամով կը պատեայ Աստուծոյ պատուհասն անոնց վրայ, բայց կը վիրացնէ մարդարէութիւնը մեխթարութեան սրախալի խօսքրով. Մեղքը յանդիմանելու մէջ Ամովսայ սուբր համարձակութիւնը զայրացուց քուրմերը որ ջանացին աբսորել տալ զանի, Ամով. է. 10-17. Ամովսայ մարդարէութեան ոճն, ուրիշ մարդարէից ոճոյն նայելով, շատ բարձրէ. Պատկերներով լի, հակիմ, պատուանյնին պարզ է և յստակ:

2. Քրիստոսի նախահպատերէն մին, Ղուկ. Գ. 25.

3. Ամով հայր Եսայեայ, Դ. Թագ. ԺԹ. 2. Էս. Ա. 1.

Ամաւսնութիւն, ցկեանս միաւսրութիւն առն և կնջ. Արարշին հրաման է մարդկոյին ազգը մշտրնցնասորելու և երջանիկ ընկլու համար. Ամաւսնութիւնը հաստատուեցաւ դրախտին մէջ, Մննդ. Ա. 27, 28. Բ. 18-24, և մարդկոյին ընկերութեան պատուական և մեծարդի բաներուն մեծ մասին հիմն է, նյողական սիրոյ և պատասխանաւութեան զգացմոնն նպաստելով մեծապէս կը նպաստէ նաև տղոյց առողջութեան ու երջանկութեանը, անծն ինամով կրթութեան որպէս զի ըլլան առաքինի, աշխատասէր, հոգ տանինի իրենց պատուայն, ուղիղ ողջորութիւններու ստանան և բարի վախճաններու համար գործեն, վերջուպէս ստանան ինչ որ ընտանիք գաղափարին մէջ կը պարսւակուի. Աստուած ի սկզբան մէկ այլ և մէկ կին ստեղծեց. Առաջին բազմականայք եղան Դամէք, և Աստուծոյ որդիներէնն պարփակ Աստուածը պաշտոններէն, անոնք որ չարանալով՝ “ամէն իրենց ընտրտծներէն իրենց կնիիներ առին,” Մննդ. Թ. 19. Զ. 2. Միւս կողմանէն նոյ և անոր երեք որդիքը մէն մի կին ունեին. Կերեսի թէն նաև Նշյի բոլոր նախորդները մինչեւ Ադամ նոյնպէս մէն մի կին ունեցան. Նշյը կրնայ ըսուել նաև Յորայ, Նաբովայ և Ղովտու

համար, նմանապէս Արրահամու համար ի սկզբան. Տես Հարք բառը. Յաջորդ գարերուն մէջ բազմակնութիւն աւելի հասարակ եղաւ Հրեից մէջ, և Աւորք Գիրքը այս սովորութեան գէց հետամիերը կը ցուցնէ շատ օրինակներով, Մննդ. ԺԶ. և Լ. Դատ. Ը. 30. Բ. Թագ. Գ. 3-5. Գ. Թագ. ԺԱ. 1-8. Բ. Մնաց. ԺԱ. 18-21. ԺԳ. 21. Քրիստոսի ժամանակ Հրեից մէջ բազմակնութիւն ըլլալուն վրայ յիշատակութիւն չկայ. Իսոսյելացւոց արգելեալ էր կին առնեներէ, կմ մասնաւոր աստիճաններէ, կետ. ԺԲ. և Ի. Բ Օր. ԻԵ. Կռապաշտ Քանանցւոց հետ ամուսնանալ խստիւ արգելեալ էր, Ել. ԼԴ. 16. Յետ ժամանակաց արգելունցաւ ինամութիւն ընել նաև որկիցէ հեթանոս ազգի հետ մանւանդ անոնց հետ որ թլիփատութիւն չունէին, Նէեմ. ԺԳ. Ըստ Ղետական օրինաց եթէ Հրեայ ըը կը մնանէր անզաւակ, անոր մօտագյին եղայլոյթ կամ ազգականը պարտէր առնուլ պյորին, որպէս զի առաջին որդիին զոր կինը ծնանէր այս ամուսնութիւննէ համարուէր ժառանգ անոր առջի էրկանը, Մննդ. ԼԲ. Բ Օր. ԻԵ. 5-10. Մատթ. ԺԹ. 23-26.

Քրիստոս հաստատեց ամուսնութիւն իրբե աստուածային մշտառե հաստատութիւն մը, և կին արձակելի արգելեց բաց ի մէկ պատճառէ միայն, Մատթ. Ե. 32. ԺԹ. 3-6, 9. արգելեց նաև ամուսնութեան ուխտին մնօր տնդամ անհաւատարիմ գտնուիլ, Մատթ. Ե. 28. Տես նաև Երբ. ԺԳ. 4 և Յայո. ԻԱ. 8.

Հրեայ ծնողք սովոր էին ուրիշ ծնողաց հետ խօսիլ իրենց տղոց ամուսնութեանը համար և կարդառել, երբեմ մանկուն նախագյուն ընտրութեանը համեմատ, բայց ոչ առանց առնելու նաև աղջկան հաճութիւն, Մննդ. ԻԱ. 21. ԻԴ. ԼԴ. 4-6. Դատ. ԺԳ. 2, 3. Ընկալուչք սովորաբար կը խօսուէին շատ առաջ քան զամուսնութիւնն. Տես Նշանաւիլ. Փեսային կողմէն վարձանք կը արուէր հարսին ծնողացը և եղայլոյներուն, Ել. ԻԲ. 16. Բ Օր. ԻԲ. 29. Ամուսնութեան արարագութիւնը սո-

վորաբար կը հատարուէր մեծ հանդիսիւ, և երկար խնջյիւք և ուրախութեամբ։ Սովորութիւն էր փեսպին համար փեսաւէր մը կարգել, զոր Քրիստոս “փեսպին բարեկամը”, կ'անուանէ, Յովհ. ք. 29: Հաեւուրիշ երիտասարներ՝ ի պատիւ փեսպին, և օրիորդք ի պատիւ հարսն կ'երթային անոնց հետ ամսունութեան արարողութեան օրը։ Փեսաւէրք յայսանի կը յիշուէին Սամփառնի պատմութեան մէջ, Դատ. Ժ. 41, 20. Երգ. Ե. 4. Ը. 13. Մատթ. Թ. 15, նշնպէս հարսնկորք կը յիշուին, Սաղմ. Խ. 9, 14. Երգ. Ա. 3. Ց. 7. Գ. 5. Բ. 4. Փեսաւէրին պաշտօնն էր վերակացութիւն ընել ամսունութեան արարողութեան տաեն։ Հարսնեաց իրավութիւնը կը կատարուէր մեծ հանդիսիւ պատահիք և օրիորդք կը նստէին ուրյոն սենեակներու մէջ և զատ կը բազմէին սեղան։ Սամփառնի հարսնեաց առենքն երիտասարդք կը գրօնուին առեղծուածներ ըսելով, և փեսան կ'որչէր առեղծուածը լուծողներուն վարձքը, Դատ. Ժ. 14.

Հրեայք կըսեն թէ Երսւսաղեմի աւերումէն առաջ փեսպիք և հարսնիք իրենց ամսունութեան օրը պատկ կը դնէին։ “Ով Ախոնի աղջիկներ, ելէք, և Սողոմոն թագաւորը տեսէք ան թագովք, որով իր մայրը անոր փեսպութեան օրը ու արտին ուրախութեան օրը պատկեց զանիկա, Երգ. Գ. 11. Տես և Խ. ԿԱ. 10. Արդի Հրեայք սուրէք սուրէք իս ափով ցորեան նորոգ ամսունացելոց վրայ ըսելով, “Անեցէք և բազմացարուք”, Ուրիշ տեղեր ցորենին հետ կը սփռեն նաեւ դրամ զոր աղքատք կը ժողվին։ Ամսունութեան բուն արարողութիւնը շատ պարզ էր, այսինքն ամսունութեան դաշնագիրը կամ ուխտը կը հարդացուէր, Առակ. Բ. 17. Մաղ. Բ. 14, և բարեկամք մաղթահքներ կրնէին ամսունացելոց համար, Մննդ. Ի. 60. Հաւթ. Գ. 11, 12.

Հարսնեաց իրավութիւնը կը տեսէր ընդհանրապէս եօթն օր՝ Եթէ հարող կոյս էր, Եթէ պարի էր, Երկը օր՝ Այսպէս Լարան կ'այսի համար

կ'ըսէ Յակոբայ, “Ե մնցուր ասոր հարսնեաց շարաթթը, Մննդ. Ի. թ. 27. Սամփառնի հարսները տեսեց ամրող եօթն օր, Դատ. Ժ. 17, 18. Ընդհանրապէս աղջկան հօր տունը կը կատարուէր այս եօթնօրեայ ուրախութիւնը, յետ որյ հարսը կը տարուէր փեսպին տունը։

Քրիստոնէութիւնը յատկապէս առւըր կը համարի ընտանիքը։ Ըստ Քրիստոնէութեան թեան ընտանեաց Հիմքներն է, և կը պատուիրէ որ ընտանեաց անդամներն իրարու երջանկութիւնը նախամեծար համարին, նա մանաւանդ ամուսնութիւնը կը նըմանցնէ այն անձառ միաւորութեան որ կայ Քրիստոսի և եկեղեցւոյ մէջ տեղ, Եփես. Ե. 22-33. Աշխարհիս վրայ չկոյ տեղ մը ուր կին այնպէս մեծարոյ, երջանիկ և օգտակար է ինչպէս Քրիստոնէայ երկիրներու և Քրիստոնէայ տան մէջ։ Հաւատացելոց պատուէր կը տրուի ամուսնանալ “Տէրջմնավ”, Ա. Կորիթ. Ե. 36. Տարակայս չկոյ թէ Աստուծոյ նախնի ժողովրդեան վրայ ջրուած արգելքները բոլոր ժամանակներու համերգ դաս էին, և Հօթէց մէջ արգելեալ ամսունութեանց գէշ հետևանիներէն եթէ զգուշացուի, առաջը կ'առնուի ծանր չարեաց որ Քրիստոնէի մը աշխարհասիրի մը հետ ամուսնանալէն շատ անգամ առաջ կու գան։ Առ և կնոջ առ միեւանս պարտականութեանց վրայ տես Եփես. Ե. 22-23. Ա. Տիմ. Բ. 11, 12. Ա. Գետ. Գ. 1-7. Հովհանն եկեղեցին անպատիւ կ'ընէ այն բանը զոր Հօգին Սուրբ բոլորովներ պատուականն, կը կոչէ։ Հովհանն եկեղեցին ոչ միայն կը գսվէ ամրութիւնը և կուսութիւնն աշխարհականացներն էն կու եկեղեցիանաց ամուսնանալ, և այսպէս “ամուսնանալէն արգելելով” Նեռ անունը կը սեպհականէ իրեն, Ա. Տիմ. Գ. 3. Տես և Նշաննելի, Հարն, Արձակման բուլը ևն։

Ամպ։ Պաղեստինու ամառաւան եղանակին մէջ ամպ գուն ուրէք կը տեսնուէր, Ա. Թագ. Ժ. 17, 18, և Եթէ Միքը հրականի կողմէն ելէք, անձրէկ նշան էր, Գ. Թագ. Ժ. 44. Ղուկ. Ժ. 54. Ամպք նշանակ էրն

զօրաց և բազմութեան, հաւանականապէս իրենց մեծ և զսեմ շարժումներովը, Ես . կ. 8. Նորեմ. Դ. 43. Ալ նշանագէին նաև ԵՀովայի ներկայութիւնը, ինչպէս Արան լեռը, Ել. ԺԹ. 9. Իդ. 12-18, տաճարին մէջ, Ել. Խ. 34. Գ Թագ. Ը. 10, ամպակէն սրբազն և պյատիքապաթեան լեռը: Աստուծոյ և Քրիստոսի մեծութեանը նկարագիրներէն շատին մէջ ամզգք կը գտնուին, Սաղմ. Ժ. 41, 12. Ղ. կ. 2. Մատթ. Խ. 30. Յայու: Ժ. կ. 14-16:

Ալպի սիւն, Աստուծյա ներկա-
յութեան և խամոց հրաշալի նշանն
էր. Ել. Ժ. 24. Ժ. 10. Թու.
Ժ. 5, որ կ'առաջնորդէր անապա-
տին մէջ Խորայելացւոց. Էլը միջոց
պաշտպանութեան, թերեւ նաև հո-
վանի ըլլալու համար ցերեկները, և
լոյս տալու համար գիշերները, Ել.
Ժ. 21, 22. Ժ. 19, 20. Անզ
կ'առզգէր Աստուծ Խորայելացւոց
չուն, Թու. Ժ. 15-23. Ժ. 14. Բ
Օր. Ա. 33: Տես ամպերու գեղեցիկ
պյառաբանութիւնները որով կը նկա-
րուգրէ Խորայի ապագայ եկեղեցին,
իս. Դ. 5:

Ամսագլուխի. Ամէն նոր լուսին
ամսագլուխի էր Հրեկը։ Տես Ամբա-
հրեկայք մասնաւոր պատիւ կ'ընէին
ամէն ամոց առաջին օրուան, որպէս
վասն Մովսէս յատուկ զոհէր ուսհ-
մանած էր, թու. իր. 11-15։ Բայց
չպատուիրեց ամսագլուխներն իրեն-
ուուրք օր բանեն, ոչ ալ կրնայ ա-
պացուցաւի թէ նախարարի իրուն ուուրք
օր կը պահէին ամսագլուխը։ Իսկ կա-
մաւոր ջերմեւանդութեան համար
հանդիսաւոր օր էր։ Կ'երեկի թէ Սա-
ւուղի ժամանակէն իսկ, Հրեկայք
ամսագլուխներն աեռակ մը ընտանե-
կան ուրախութիւն կը կատարէին,
քանզի Դաւիթ պարտէր այն օրերը
Սաւուղի սեղանը գտնուել, և անոր
առաջիկայ շըլլալն այն որ հաճոյ
թուեցաւ Աստվածազ, Ա թու. ի.
5, 18։ Ըստ Մովսէսական օրինաց,
բաց ազգային զնէիրէն որ որոշեալ
ժամանակներ կը մասուցուէին, իւ-
րաքանչիւց անձ ունէր իւր յատուկ
բարեպաշտական զոհը, թու. ժ. 10։
Ամսագլուխները կը հրատարակուէին

ի ձայն փողոց, Սազմ. ԶԱ. 3, և
համգիւաւոր զոհերու մասաւցմամբ :
Բայց քան զամենայն նշանաւոր ամ-
սադութիւն էր քաղաքական տարւոյ
առաջին ամսագլուխիք, կամ Անթա-
նի ամսոյն առաջին օրը, Ղետ. իԳ. 24. Այս արկ նուիրառն և տօն էր,
և ծառայսական գործ ընել արգելելու
էր ոյն օրը, Ամսիվ. թ. 5: Տասն
ցեղից թագաւորութեան մէջ կը
թուրի թէ սովորութիւն ունէր ժողո-
վուրդը մարդարեկից պցելութիւն ը-
նել ամսագլուխիւնը ուն, անոնց ըն-
ծաներ տանելու և անոնցմէ իրատ
կամ հրահանգ ընդունելու համար,
Դ Թագ. թ. 23: Եղեկիւլ կ'ըսէ,
ԽԵ. 17. աեւ նաև Ա Մհաց. իԳ.
31. Բ Մհաց. թ. 13, թէ ամսագլու-
խիւնը էր մատուցուած ոզգա-
կեցները թագաւորին ծափիւքը կը
կատարուէին: Գրիստոնէութեան
հստատուելէն քիչ եռքը պյս տօ-
ները խոփանուեցան, Գաղ. թ. 9,
10. Կող. Բ. 10, թէպէտ Հրեայք
մինչեւ ցարդ գիտեն ոյն տօները:

Ամբում, ծառայ Բարձրեւ, հայր
Աշարսինի, Մարիամու և Մազկէսի,
մեռաւ Նգիպտոս Հարիքը եղեսուն
և եօթնամենայ, ՆԵ. Զ. 48, 20.
Ամբի, ծառայ Ծնունդ: Խորոչէլ
Եւս թագաւորին քրաքեան էր,
բայց Գարաթոնի պաշարման ներիսոյ
գտնուուելով, և լսելով թէ իւր տէրը
Եւս սպաննուեցաւ Զամբրիէն որ յա-
դրշակած էր թագաւորութիւնը,
վերցուց պաշարումը, և զօրըն թա-
գաւոր ընտրուուելով քալեց Զամբրիի
մասոյ, յարձակեցաւ անոր վայս ներ-
սայի մէջ, սպանէս որ Զամբրի բո-
խիպուեցաւ զինք բորբ ընտանեած
պայինէլ իւր պալատին մէջ ուր պատ-
ահանած էր: Զամբրիի մեռնեէն ետ-
քը, Խորոչէլ ժողովրդեան կէուը
ճանչցաւ զԱմբրի իրբէ թագաւոր,
միւս կէուը Դինաթայ որդին թարինի:
Այս բաժնուումը տեսեց չորս տարի,
բայց Թարինի մեռնեէն եւոքը բուր-
խորոչէլ ճանչցաւ զԱմբրի որ թա-
գաւորեց տասուուերկու տարի, վեց
տարի Թերուա, վեց տարի ալ՝ Սա-
մարիս, Գ թագ. Ժ. 8-28.
Թերուա ի սկզբան մայրաքաղաք
էր Խորոչէլ թագաւորներուն. բայց

Ամրի բլուր մը գներվ, Գ թագ. ԺԶ. 24. շնչեց հոն նոր քաղաքը, որ բլուր նախկին տիրոջը Սամերի անուամբ կոչեցա Սամարիա, և Ամրի բլուր զայն քաղաքը թագաւորանինու Սամարիա եղաւ ոյնու հետև մայրաքաղաքի իսրայէլի թագաւորութեան. Սամարիա Բեթամբի անուամբ կը միշուի քարէ տափառիներու վրայ զբա է կյարա մօտերու հանեց նիւուէի աւերակներէն :

Ամփիպոլիս, էր քաղաքը Մակեդոնիայ, ոչ հետք Սամբան գետին բնանէն: Այս գետը կը պատեր քաղաքին բոլորակը, որ սակէ առած է իւր անուանը, քանզի Ամփիպոլիս կը նշանակէ “Հրցապատեալ քաղաքը”: Գիւղը որ հիմա հին քաղաքին տեղն է՝ կը կոչուի Սամպոլի կամ Սամպոլը, որ Ամփիպոլոյ աղաւաղեան է: Հոս պյցելութին ըրին Պօղոս և Նիզա, Գործ. Ժի. 1:

Ամօրիացիք, վառաբան, Քանանու շրբրորդ որդիէն նեմրէ սերեալ ժողովուրդ էր, Մննդ. Ժ. 16. Առանք ի սկզբա բազմութարացուցին Մեռեալ ծովուն արևմտեան կողմի իւռաները, Քերրանի մօտ. բայց յիտոյ ընդարձակելով իրենց սահմանները, արեցին Մովարացւոց և Ամենացւոց գեղեցիկ երկիններուն գեղ արեւելք, Յարսկոյ և Անոնի ձորերուն մէշտելք, Թու. Ժ. 29. Ի. Ա. 21-31. Ցես. Ե. 4. Դատ. Ժ. Ա. 13: Մազմէս ոյտ երկիններն առաւ Ամովիչացւոց Սէհոն թագաւորին ճեռքէն: Ամովհացւոց երկիրը յայոկոյ Յորդանանու արուած էր Յուգոսլ ցեղին, իսկ պյն մասը որ էր յայնից Յորդանանու: Ուուրենի և Գագոյ ցեղերուն: Ամովհացիք անուամբ Սուրբ Գրոց մէշ շատ անամամ առառարկ Քանահացիք կ'իմացուին, Մննդ. Ժ. 16. Ամովհ. Բ. 9: Ցես և Քանանացիք: Սա Խոզով, “Քա հայր Ամօրհացիք” ու մայրդ Քետացի էր, Եղիկ. ԺԶ. 3, Առաւած կը յիշեցնէ Հըւեց թէ ի ընէ արժանաւորագոյն շնէ քան զարարդշն ի մէջ կոտաղաշ Քանանացւոց:

Այդք: Ցես Որր:

Այնպէս, ուղարկեանաց: 1. էր քաղաք Դանայ երկին մէջ, սեպհա-

կան Ղետացի կահաթեանց, Ցես. Ի. Ա. 24: Շատ հեռու չեր թեմայէն, և Փղշտացիք առին զայն Աբրուու ձերքէն, Բ Մնաց. Ի. Ա. 24: Հովահ մը մէջ կամ մօտ էր, ոչ ինչ հետի Գարաւանի ձորէն, և կը կարծուի թէ պյժմու Եալոն է: Հսիմոր գեղ է Տիւսի էր, և պյն տեղն է ուր Ցեսու հրամացեց արեգական և լուսնի կինալ, և հնազանդեցան անօր, Ցես. Ժ. 12:

2. Քաղաքը Աննեամնի ցեղին, իր երեք մզն հեռու ի Բնթելու գեղ արեւելք: Ռուրովամ ամրացց պյագաղաց Բ Մնաց. Ժ. Ա. 10:

3. Զարուղունի մէջ տեղի ուր թաղուցցաւ Ելն, Դատ. Ժ. Բ. 12:

Այնենան: Այն տեղն էր ուր Յովհաննէս կը մդրտէր, մօտ ի Սաղիմ, Յորդանանու արեւմտեան կողմը, Յովհ. Ա. 28. Գ. 23: Կը կարծուի թէ ութի կամ տառ մզն գեղ ի հարաւ էր ի Բնթանանէ, և Յորդանանու մօտ:

Ային, ոչ կամ ովելու, անուն մրոյն ի քաղաքաց Յուդայ որ յետոյ արուեցաւ Շմաւոնի, Ցես. Ժ. Ա. 32. Ա Մնաց. Գ. 32: Ենակ անուան տեղույ, Քանանու հրամացոյին կողմը, Թու. Լ. Դ. 4:

Այլակերպաւրին, Մատթ. Ժ. Ա. 1-9. Բ Պետ. Ա. 16-18: Գրիստոսի վարոց մէջ պյս նշանաւոր գեղը Հաւանականացի պատահեցաւ Հներմն կամ ուրիշ լեռ մը ոչ հետի ի կեռարեկոյ Փիլիպպեայ: աւանդութիւնը որ թարր լեռը պատահած կը համարի վաւերական չէ: Ցես և Թարրը: Գրիստոսի բալը կերպարից և հանգերձները երկեցան ի վեր քան զբնաւթիւն վատաւուր: Օրէնքը և մարդարկը, զօրս կը ներկայացնէին Մովիւս և Ծզիս, հպատակաւթիւն մատուցին Աւետարանին: Գրիստոսի հետ խօսելով մարդկային ազգին համար կարեւոր նիւթոց պյունքն անոր քաւիչ մահուան վրայ, ցուցին թէ միարանաւթիւն կոյ հին և նոր անտեսութեանց մէտոն, և կարեւեցաւթիւն ի մէջ երկնից և երկիք, և երկինաւոր ձոյնը զոր լուցին պատիք և ամէն բաժի վրայ Շնանութիւն կու տար անոր: Բաց պյն մէծ նպատակէն որ էր վկայել

Գրիստոսի մեսիայութեան և առառածութեանը, պահ տեսարանը ցուցուց թէ մենալոց ոգիք կը շարունակն ին իրենց դպրութիւնն աներեզիթ աշխարհի մը մէջ, օրինակ մը տուաւ յանձին Գրիշն թէ ինչպէս պիտի ըլլան փառաւորեաւ մարմիկ յերկնոս, և քաջալերեց թէ Տէրը և թէ անոր աշխերտները պատրաստուիլ իրենց ապագայ նեղաւթիւններուն:



ԱՍՐԻՐՈՅ ԵՐԿՐՈՆ ԱՅԾԸ

Այծ, ծախօթ անասուն է նման սէխարի, բայց, փոխանակ բրդոյ, մազով ծածկուած է. Հրեայք ոյժի մեծամեծ երամակներ կը պահէին, ննադ. իի. 9. Ա թագ. իի. 2. Բ Մնաց. Ժի. 11. Այժմ մաքսուր կը համարուէր զսիր համար, Ել. Ժի. 5. Ղ ևս. Գ. 12. Թու. Ժի. 27, իսկ ոյժի կաթը և ուզն, այսինքն ձագը, յաճախ կը գործածուէին իրեւ կերակուր, Բ Օր. Ժի. 4. Դատ. Զ. 19. Աւակ. իի. 27. Ղ ուկ. Ժի. 29. Հասարակ կաշեայ հադազակները կը շնուրէին ոյժի մորթէ: Այլևսյլ տեսակ ոյժեր կային Պաղեստին: Մէկ տեսակը երկայնամազ էր Անկիւրիոյ ոյժերուն պէս, ուրիշ մէկ տեսակն էր երկայն և լցոյն ականջօք: Ամօվս. Գ. 12, հաւանականապէս պայ տեսակը կ'ակնարկէ, և գեռ Պաղեստինու հասարակ ոյժն է:

Հերոդոտոս կ'ըսէ թէ, ի Մենդէս, ստորին Եգիպտոսի մէջ, թէ՝ արու-

և թէ էդ ոյծ կը պայտուէր: Հեթանոսաց աստուածը Պան կը նկարուէր ոյժի կերպարանուոք և ստուբներով: Հեթանոսը բուն իսկ ոյժը կը պայտէին, ինչպէս կը տեսնուի իսրայիլ տախատիկն մէջ: Այս վատանուն աստուածութեանց տօներուն ատենաց գործուած պղծութիւնները չեն կը նար պատմուիլ:



Ա Թագ. իի. 3. Յոր. Լթ. 1. Սալմ. Ճի. 18, այծեամ թարգմանաւած բառն հաւանակոնապէս կը նշանակէ տեսակ մը վոյցի ոյծ, մէծ և ուժեղ անասուն, որ տակաւին կը գտնուի Անիսոյի թերակղզւյն և Մեռեաւ ծովուն արևելեան և հարաւայն լեռները:

Այս այծերը մէծ նմանութիւն ունի Ալպեան լերանց այծերուն: Քատան կամ քառասունը մէկտեղ կ'արտօնին, և մին անսոց մէջէն իրեւ դէտ պահպանութիւն կ'ընէ: Փոքր ազմուկ մը որ կը լսեն, իսկզյն կը մեկնին աներկիւղ վազելով ապաստներուն վրոյէն, և բարձր տեղերէ իրենց եղջիւրներուն վրոյ կ'իման առանց գընասուելու: Անոնց եղջիւրները երկու կամ երեք ուռք երկայն են, և Արարացիկ կը վաճառաեն պյի եղջիւրները գանակի կոթ և ուրիշ ասոր նման բաներ շննելու: Տես Ազատ արձակ-

աւելու նօխազ, և քաւուրիւն բառերը:

Այժմամարդ: Այժմամարդք Յունաց գիցորանութեան մէջ երեակայեալ գեեր էին, կես մարդ և կես այժ: Միասաշտ մարդիկ կը հաւաապին թէ պյամամարդք անտառաներ և մացառուտ տեղեր կը բնակիէին: Խոայեայ մէջ, ԺԳ. 21. ՂԻ. 14, պյամամարդ թարգմանուած Երրոյեցեցերէն բառը կը նշանակի իրրե զայծեմուն մազեղ և թաւ, կամ թերեւ կապիկ ցեղէն ճիւազ: Ղետացւոց Դ. գլխին 24 հատմարին մէջ կը թարգմանուի “Խոապազ”, իսկ Ղետ. ԺԵ. 7, “գեւ” թարգմանուած է: Այժմամարդաց կամ յուշկապարկաց բնակիլը Բարեկոնի աւերտակաց մէջ կը ցուցնէ թէ պյա քաղուցն անդնակ և բոլորովին ամսյի էր: Տես և կտպիկ:



Այժեամ: Այսպէս կը կոչուի Սուրբ Գրոց մէջ ու Սկզբանից և Գերմանիոյ պյամամը կամ վիթը, պյա արեւելան պյամեամը: Շատ անգամ կը յիշուի Սուրբ Գրոց մէջ, Բ Օր. ԺԲ. 15, 22. ԺԴ. 5. Դ Թագ. Դ. 23. Առակ. Զ. 5. Երգ. Բ. 7, 9, 17. Ը. 44. Ես. ԺԳ. 44: Այժմամն իրը երկու և կես սուր բարձր է, մութկալուրագոյն փորը և սուռըներն ըսպիտակ են. ունի երկայն և լըրի ականջ, կարճ և կանգուն հատակ: Եղջիւրները ու են, իրը երկոտառան մաս երկայն, և ծուռ ի ձեւ քնարի: Կը դառնուի Պէրպէրիստան, Եգիպտոս, Արարիս և Ալսորիս, և է կես մեծութեամբ խարրու զի (Քորուն): Կը պտտի երամովին, գիւրաւ

կընտելանպ, թէպէտ ի բնէ շատ երկու է. իսկ մուը կը համարուի շնաիր կերակուր:

Իրը քոսն և ինը տեսակ պյծեամ կոյ: Այժմամն այծի և եղջիւրուի մի շնէ տեսան է: Ծնդհամբապէտ կը գտնուի Ալսի և Ալֆրիկէ, մանաւանդ շերմագոյն երկիրներու մէջ, կամ բարեխուան գոտուոյ մէջ արեւադարձներուն մօտ հւրոպա կը գտնուին պյծեման տեսանիներէն այծքազ և յամյըր: Ամերիկա գեւ մէկ տեսակը միայն գտնուած է, պյան է Մեսոպորեան պյծեամը որ Միսիսիպիի գետին արքմանակ հոչմը կը բնակի: Այժմամն բնդ ընդհամբապէտ կը բնակին ըըլրոտ տեղեր, թէպէտ կամ նաև ատափարակ տեղեր բնակողներ: Լան տեսանիներ որ իմբոզին կը պտտին, երկու կամ երկե հազարը մէկտեղ, մինչ պյլք հինգը կամ վիցը մէկտեղ միայն կընկերանան: Այս անասունները վայելուց են մարմնով, առողջ, կայտառ, երկշու, զգայշ, շատ հեզ: Կընթանան լոյն վազեւք, և արամանալի շուտութեամը կ'ուսուուն. ընթանալու ատեն սաէպ կը կենան վայրկան մը իրենց հետամնաները դիտելու, և կ'որոշեն թէ որ դի պարտին փախչել, վազելու մէջ կ'անցնին բարակը և ամենէն արագընթաց շունը, ուստի սրսորդք ստիպուած են պյծեամը որսալու համար յատուկ կրթաւած բազեներու օգնութեան գիմել: Բազէն հասնելու կ'արգելու պյծեման ընթացքը, որպէս զի շունը հասնելով բռնէ: Հնդկաստանի և Պարսկաստանի մէջ տեսակ մը ինձ կամ յօվազ կը գործածեն պյծեման սրսի: Յօվազը կամ ինձը իւր որսը կը բռնէ ոչ թէ սոից արագութեամը, պյլ զարմանալի ոստմամը որ պյծեման ոստման կը հաւասարի, բայց և պյնկէն եթէ յօվազն իւր առաջին փորձին մէջ չի յաջողիր, որսը կազատի:

Այժմամն արագութիւնն ի վազուց առակ եղած է պյան երկիրներուն մէջ ուր պյծեմունք կը գտնուին, Բ Թագ. Բ. 48. Ա Մնաց. ԺԲ. 8, ինչպէս անը աշուրըներուն գեղեցիութիւնը: “Այժմամն աշուրըներ ունիրու ըսելը մէծ գավեստ կը համարուի:

Այծի մազ. Մամկու գործածեց այծի մազը Խորանին վարագվաները շննելու, Ել. Իւ. 4. Իջ. 7. Լ. 6. Ասից, Փափակից և Կիլիկից այծերուն մազը շատ փղղուն և գեղեցիկ է, և կը հախուի մինչեւ գետին. Գեղեցիկութեան կողմանէ հաւասար է մետքսի. Հոգիւք մեծ ինամազ և սուեզ կը լւասն այս այժերը գետի մէջ.

Հասարակ այծի մազը որմէ Արաբացիք կը շննեն ծածկոց իրենց վրաներուն և ուրիշ պիտոյից համար՝ է խոշոր և սկ. Հրեկից մարգարեներուն և աղքատաց հանդերձն այս նիւթէն էր.

Այծքաղ. Այս անունը արուած է, Բ. Օր. ԺԴ. 5, չարբուանաց մը որ, ինպէս կը տեսնաւ, այծեմն տեսակէն է. Այսպէս կը հասկնան Ասոքերէն թարգմանութեանը և թարկութեանը. Նաև Արաբերէն թարգմանութեաները վայրի այծի մէկ տեսակը կը համարին այս անառուներ:

Այր. Հրետառանի գետին ի բնէ շատ յարմարութիւն ունի այրերու կազմութեան, և բոլոր երկրին մէջ գետանափոր տեղեր կոմ անձաւներ շատ են պլասյլ մեռնութեանը, և շատ անգամ առանձներ կ'ելին անոնցմէ. Այրերն ընդհանրապէս բնակութեան, փախտէից ապաստանի, նաև թաղօնն տեղեր էին. Ղովտ

Սոտոնայ հործանմանէն եռը պար մը մէջ բնակեցաւ, Մնագ. Մթ. 30. Եղուանայեցաց երկրին մէջ Պետրա պարերու քաղաք էր, Թու. ԻԴ. 21. Երգ. Բ. 14. Երեմ. Եթ. 16. Արդ.

3. Երբրոնի մօն աղքատաներ գետ կը բնակին այրերու մէջ, երբ իրենց հօտերը կ'արածեն. Բնական այրերը երբեմն բնակութեան համար կ'ընդարձակուեն, նաև յատուկ այրեր կը փորսւէին ապաստանի և պաշտպանութեան համար, Դատ. Զ. 2.

Ա Թագ. ԺԳ. 6. Եռ. Բ. 19. Մարգեթելայի, Որդողուայ, Ենդադդի, Կարմենզայ և Արբեկոյ պարերը տակաւին կան. Տ. Գերեսան.

Անա, 1. Եսաւայ կանանց մէկուն, Ողբեամայի, Հայրն էր. Մինչ կ'արածէր իւր հօրը էշերն անապատին մէջ, "Զերմուկիները, դատաւ, Մնագ. Լ. Զ.

24, բայ Երբայեցերէն բնագրին. Անսպիսի շերմանկներ կը գտնաւին Մեռեալ ծովան արեւելեան եղերը որ շատ հեռու չէր Սէկրցիներէն ու բոնցմէ էր Անա. Այս գտնաւին մէջ էր յետոյ, Յանաց և Հոռվմայեցաց ժամանակը, հաշակաւար ջերմուկը, կալլիբրյէ:

2. Կը կարծուի թէ այս անուամբ Միջագետոյ մէջ քաղաք մը կար Եփրատոյ մէկ հունին վըս, Դ. Թագ. ԺԲ. 34. ԺԲ. 13. Ես. Լ. Ե. 13.

Անազ, ի վազուց հետէ ծախօթ և գործածուած մետաղ է, Թու. Ա. Ա. 22. Տիրացիք ըրերին անագը Թարսոսին, Եղեկ. Ի. Ե. 12. Եսայեայ Ա. Գիլոյն 25 համարին մէջ անագ կոչուած է կապարի կամ ուրիշ ստորին մետաղի մը խառնութիւն արծագորի հետ զոր կը զատէին հաւցնեով խառնութրդը.

Անարափ, Բնենեամին Երկրին մէջ քահանայից արուած քաղաքներուն մէկը. Ռոպինան զԱնաթովմէ նոյն կը համարի այժմու Անագայի հետ որ իրը չորս մզն գէպ ի հիւսիս և Երուսաղեմի արեւելեան կողմէն, Յես. Ա. Ա. 18. Ա. Մնաց. Զ. 60. Անաթովմէ Երեմիայի ծննդեան քաղցրէ էր, Երեմ. Ա. 1. Լ. Ե. 7. Բայց Անաթովմէ Երեմի մերժեցին անոր խօսք և կը ինդրէին անոր կեանիքը, Երեմ. Ժ. 21.

Անալուր, Բ. Օրինաց մէջ, ԺԴ. 5, այս անուամբ կոչուած կենդանին, հաւանականապէս, այծի նման տեսակ մը վայրի սշխար է, և գետ կը գտնուի ապաստած Արարից մէջ:

Անամայէ, ազգական Երեմիայի որմէ մարգարէն ազարակ մը գնեց գերութենէն առաջ, և օրինաւոր մուրհակը շինեց ի հաստոտութիւն այն մարգարէսկան պատգամին թէ ժաղսվութրը պիտի դաշնար իւր ժամանգութիւնը, Երեմ. Լ. Բ. 6-12.

Անանի, Բորենուհի, Տ. տեսանազ էր Ասոյի ժամանակ, 905-914 նախ քան զիք. Բանտարկուեցաւ իր հաստոտութեանը համար. Ա. Ա. Անանի էր հայր Յետոյ մարգարէին, Դ. Թագ. ԺԳ. 4-7. Բ. Մնաց. ԺԳ. 7-10. ԺԹ. 2. Ի. 34.

2. Այսպէս կը կոչուէր նաև Նէե-

ԱՆԱ

միայի եղբայրը որ անառեն կրուսա-
դէմ գտնուող Հրեկց թշուառ զի-
նակին վրայ լուր բերաւ բարելոն։
Ասոր յահճուեցաւ յետոյ քաղքին
դուռներուն պահպանութիւնը, նե-
լմ. Ա. 1-3. Ե. 2, 3, 455 ին նախ
քան դիր։

Անանիա, սովործութար, 1. Գա-
րաւանի մէջ ուռա մարգարէ որ իւր
ամբարիշտ յանդքնութեանը համար
յանկարծ մահսւամբ վերցաւ ըստ
բանին Աստուծոյ, Երեմ. իլ. 15-17.

2. Անանիա՝ Սեղբաբայ Երրայեցե-
րէն անունն էր։

3. Դարձեալ, նէկեմիայի ժամանակ
բարեպաշտ և հաւատարիմ պայտո-
նատարի մը անունն էր, նէկմ. Ե. 2

4. Անանիա կը կոչուէր Սափերայի
պյըր որ Երրայաղեանցի Հրեայ էր և
Քրիստոնէկց յարեցաւ, և երբ իւր
ադարակը վաճառելով սահակին մէջ
մասը միայն տուաւ առաքելոց ըսկ-
լով թէ բոլոր կու տար, յանդի-
մանուեցաւ Գետրոսէն իրեւ Հոգւայն
Արրյ ստող, և յանկարծ մեռաւ,
Գործ. Ե. 1-10.

5. Անանիա Դամասկացի Հրեայ
էր և թշչեկց Պօղոսի աշուղները որ
կուրցած էին, երբ Քրիստոս լուսա-
ւոր տեսլամբ Երեցաւ Պօղոսի Դա-
մասկոսի ճամբաւն վրայ, Գործ. թ.
10-17. իթ. 12.

6. Անանիա Հրեկց քահանայապետ
էր որդի Ներեկէսի. Ասորւց Երե-
րին Հռովմայեցի կուսակալէն կուս-
դրատառէ իրեւ կապեալ դրկուեցաւ
Հովզմ, և Յովանթան գրուեցաւ ա-
նոր տեղը, բոլց Անանիա կը դիմու-
կայորէն ազամութիւն դտնելով դար-
ձաւ Պաղեստին։ Յօվանթան պա-
հուեցաւ նենապութեամբ Փելիքոսի, և
կ'իրեւի թէ Անանիա կատարեց քա-
հանայապետի Փօխանորդի պաշտօնը,
մինչ և եր Ագրիպպա զիսմայէլ դրաւ-
քահանապետ։ Այս Անանիա էր
որպյ առջև կաչուեցաւ Պօղոս Փելիք-
ոսի ժամանակի, և որ հրամայեց սուս-
աւարոց զարնել Պօղոսի բերնին։
Այս Հարուածին դէմ Ալաքելոյն
մարգարէական պատասխանը կա-
տարուած կը թուր, քանի Երու-
սաղնեմի պաշարման սկիզբը, չտրա-
գործք պյըրեցին Անանիայի ասներ, և

ԱՆԱ

դանելով զինանիա որ ջրմղի մը մէջ
պահուած էր՝ սպաննեցին, Գործ.
իթ. 2. իթ. 4.



Անանուկ։ Պարտէզի խոտ է, բառ
բաւականին ծանօթ։ Փարփուեցիք օ-
րէնքին բառ առ բառ պահպանու-
թեան նախանձաւոր ցուցնելու հա-
մար զիրենք, անանիոյ, սամթի և
շամանի անդամ տառանորդը կու
տային, Մատթ. իթ. 23։ Գրիսոսոս
անոնց պյո ճշգութիւնը չի պարապ-
ւոր, այս կը ճանապատի, թէ անսնը
որ պյովին գուղղաքեայ բաներու մէջ
պյուսփ գդուշաւոր էին՝ օրէնքին կա-
րենոր պատուէրները զանց կը նեին,
և կը կարծէին թէ դիւրին և արտա-
քին պարտականութիւններ կատա-
րելու մէջ իրենց ճշգութիւնը՝ բա-
ւական պատճառ էր արդարացնելու
անոնց զանցաւութիւնը զիսուած
ի վեր քան զամենայն սիրենու, սրտով
նորդեալ ըլլայու, սուրբ և ըարի
կեանի զարելու և ուրիշ առանց նման
մէծամեծ պարտականութեանց մէջ։

Անապատ։ Սուրբ Գիրք “անա-
պատ”, բառով ընդհանրապէս կը
հասկնայ անմշակ երկիր, ամոյի տեղ
կամ մարգագետին։ Կոյին անա-
պատներ որ բարրովին չըր և մերկ
էին, պյութ գեղեցիկ էին և խոտա-
ւու։ Դասկիթ անապատին գեղեց-
կութեանը վրայ կը խօսի, Սաղմ.
իթ. 12, 13. Սուրբ Գիրք Պաղե-
տինու մէջ շատ անապատներ կը
յիշէ։ Յանաւանէ յիշուած անա-
պատներ են մեծ և ահազին ա-

նապատէ ապառաժ Արարից մէջ, Քանահու Հարաւային կողմը, թու . իլ. 20, նաև Քանահու և Եփատասայ մէջուղի Երկիրը, ել. իդ. 31 . Բ Օր . ԺԱ. 24. Այս անապատներուն մարդաբետիները ձմեռը և գարինան ծածկուած էին փափուկ արօսով . բայց ամառաւն տապար հասնելով կ'այլէր զանոնք, և Արարացիք կ'ուպուէին ուրիշ աեզեր երթալ արօտ փետակլու :

ԱՅսէ, ինչու, փոքր մարդարէից մէկն էր, որ հաւանականապէս Զորաբարէիլ հետ եկաւ Հրէից առաջին դարձին առենը Բարելոնէ 536 ին նախ քան զի՞ր . Սկսաւ մարդարէ-անու Դարեհի վ շատոպես Երկորդ տարին, 520 նախ քան զի՞ր . Անդէի մարդարէութիւնն նպաստին էր շարժել իւր Հայրենակիցները նորին սկսելու տաճարին շինութիւնը որ շատոնց ընդհատեալ էր . Անդէ յաջողեցաւ, վասն զի Դարեհ հրաման տուած էր շինել տաճարը, Եղ. Զ :

Երկրորդ տաճարին մեծ փառքը ոս եղաւ որ, ինչու մարդարէացած էր Անդէ, Քրիստոս, "ամէն ազգերուն ցանկալին," հան եկաւ, և փառաւոր ըրաւ իւր ուրիշն աեզերը, Անդ. Բ. 7-9 :

ԱՅսդ, յափշտակիլ թաշուն է, ուստի և անսուրը թաշոնց կարգը կը դասուի Մովսէսն, Ղետ . ԺԱ. 14 : Տես և թռչուն :

Անդամալածուրին : Այս ափաց կը զարեկ Երեւան մարմարյան մէկ կողմը մը կամ մէկ մասը, Երեւան ալ բոլոր մարմինը, շարժելու կամ զալուս կարողութիւնը, և կամ Երկուքը միանդամայն խափանելու : Դուն ուրիշ բռաժելի հիւանդութեանց մէկն է, բայց Քրիստոս մէկ հօպուզ կը բժշշէ կ'էր անդամալցյաները, Մատթ. Դ. 21, ԺԲ. 10 . Մարկ. Բ. 3-12 . Գօ-սացեալ ձեռքը, Մարկ. Գ. 1, թե՛րս անդամանուծութեան արդինքն էր : Կոյ նաև հոգւոյ անդամալուծութիւն զոր Մէծ թիշէկը կը այս բռաժել, և նա' միայն :

Անդամանդ, կարմարացյան և պայծառագյան քան զայլ մետաղ, դժուարացիւտ և մէծագին : Հնդկաս-

տանէն և Վրացիլիսյէն բերուած մեծագյու ագամոնդք որ կան աշխարհի վրայ՝ կը պահուին Անդգիլյ, Բուսոյ և ուրիշ աերթեանց դանց, և շատ մէծագին են : Հասարակ ադամոնդք կը գործածուին ոչ միայն զարդու համար, այլ և կարծը բարձրիններ կարելու և տնոնց վրայ գծագրելու համար, Երեմ. Ժ. 1 . Երբայցեցերէն ուրիշ բառմալ կայ որ նոյնպէս "անդամանդ," թարգմանուած է, Ել. ԻԾ. 18 . ԼԹ. 11 . Եզէկ, ԻԾ. 43, և ըստ ոմանց կը կարծուի թէ ապազին է : Ադամանդը շատ մաքուր և պաղած (քրիստուացեալ) ածուի է :

Անդամնդ, Անդամնդ կամ մէջ աւուած բառը Սուրբ Գրոց մէջ կը նշանակէ գծուիք, պատժոյ անդի, անշատակ զիս, Ղուկ. Ը. 31 : Տես և Յայու . Թօ. 1 . ԺԱ. 7 . Կը նշանակէ նաև գերեզման, Հռովմ. Ժ. 7, կամ ծավուն խօրագյան մասը, Սազմ. Կթ. 15 . Ճ. 26 . Կամ քառո՛ աշխարհի սկիզբը, Ծննդ. Ա. 2 : Տես և Դժուխ :

Անդրամիմին, Փոքր Ասից Միւսու գաւառակն մէջ ծովներեալ քառակ էր, Լեռուս կղզւոյն գիմացը, Գուրու . ԻԾ. 2 : Հիմա կը կոչուի Ատրամիմի :

Անդրամիմիկ, Այս բառը միշտ նախական կամ բայց նշանակութեամբն առնուելու չէ . Երեւան կ'առնուի իրաց ազնուածոյն և ընտրելագյուն մասը նշանակիուն, Սազմ. Չթ. 27 . Հռովմ. Ը. 4-6 Ալյազէս Քրիստոս "բոլոր ստեղծուածներուն անդրամիմիկն է, կող. Ա. 15, վասն զի էր "միածին," Հօր, մինչ ուրիշ արտած մը գեռ ստեղծուած չէր : Քրիստոս է նաև "մեռներէն անդրամիմիկն, կող. Ա. 18, վասն զի նա է սկիզբը և հեղինակ բոլոր հաւատով մեռնողներուն յարութեանը :

Եղիպատաց անդրամիմիկներուն ըսպանուելին ետքը ստատիչ Երշատակէն, Ասուաւծ հրամայց Հրէից իրեն նուրիշել բոլոր անդրամիմիկները թէ մարդոց, և թէ անասնց . բայց արու ապայք միայն ոյս օրէնքին տակին էին : Եթէ մարդ մը քանի մը կին սանէր, պարտական էր անսնց

իւրաքանչիւրին անդրանիկը նուիրել
Աստուծոյ : Անդրանիկները կը նուիրե-
ռէին ատամարը , և անոնց փրկանքն
էր հինգ պիզզ : Սուրբ անհանոն մը
անդրանիկը կը նուիրուէր տաճարը
ոչ թէ փրկանզ ազատուելու համար . ան-
սուրը անհանոն մը , ինչպէս ձի կամ
էշ կամ ուզու , կրնար փրկանզ ա-
զատուել և կամ ուզու անհանոյ
հետ փրկանակուիլ . էշան փրկանքն
էր գառն մի կամ հինգ սիկզ . եթէ
չփրկուէր , կը սպանուէր , Ել . ԺԳ .
2. 11 Ան . Անդրանիկի որդիկը . ինչ-
պէս ուրիշ ազգաց , նշանպէս Երրա-
յեցւոց մէջ , մասնաւոր արածու-
թիւններ կը վայելէին : Տես և Ան-
դրանիկութիւն :

Անդրանիկութիւն , անդրանիկի մը
առանձնաշնորհութիւնն է : ինչպէս
ազգաց մեծագոյն մասին , նյանպէս
Երրայեցւոց մէջ անդրանիկներ ա-
ռանձին շնորհքներ կը վայելէին , և
ուր բազմակիւթեան Թղյուլուս-
թիւն կար , հնա շատ հարկաւոր էր այս
առանձին շնորհքները որոշել , Բ. Օր.
ԽԱ. 15-17 . Բաց է գլխաւոր օրջնու-
թիւնն հօր , Մննդ . Ի. ի. , և ուրիշ
մանր մանր օգուտները , անդրանիկի
որդի մը նուի յատուկ կերպով նուիր-
ել էր Աստուծոյ , Ել . ԺԳ . 11-16 .
ԽԱ. 29 . Քահանային անդրանիկի
քահանայութեան պաշտօնին մէջ կը
յախորդէր հօրը : Յանորայ որդւոց
մէջ անդրանիկը , Սուրբէն , իրրե պա-
տրէ կորզոս անդրանիկութեան իրա-
ւունքը , Մննդ . Լ. 22 . ԽԹ . 4 , և
Աստուծօծ Ղեեց տուալ զայն ,
Թու . Գ . 12 , 13 . Ը . 18 : Եթուբդ՝
անդրանիկ որդի մը իւր հօրը սաց-
ուածքին կրկին աւելի մաս կ'առնէր
քան իւր միւս եղբայրները , Բ. Օր.
ԽԱ. 17 . Երբուր՝ հօրը պաշտօնին և
իրաւոնց յախորդ էր , Բ. Մնաց . ԽԱ.
3 . Այս առանձնաշնորհութիւններէն
ոմանց մէջ ախնարկութիւն կոյ առ
Այս որ է՝ անդրանիկ շատ եղբայր-
ներու մէջ , Հառովդ . Ը . 29 . Կոզ .
Ա . 18 . Երր . Ա . 2-6 . Նա է առե-
նայիկ ցեր և յաւիտենական քահա-
նայուպես : Տես և Անդրանիկի :

Անդրեան , մին յերկուտառն ա-
ռաքելոց , Բեթոսյիդացի , և Եղոսյ

Գետրոսի , Յահ . Ա . 40 , 44 : Ցով
հաննու Մկրտչի աշակերտաներէն ըլ-
լարվ , հասկցաւ թէ զով կ'ակնար-
կէր Յավհաննէս Աստուծոյ Գառան ը-
սելով , ուստի և առաքելոց մէջ ա-
ռաջին եղաւ Քրիստոսի ետևէն եր-
թալու , Յահ . Ա . 35-40 , և ճանշ-
նալու զինուու իրրե Մեսիա : Տես
Յոհ . Պ . 8 . Յետոյ կազմեցաւ յա-
ռաքելութիւն Գայկիեսյի ծավան ե-
ղերը , Մատթ . Պ . 18 , և այնու-
հետո Քրիստոսի հետ էր մինչեւ վեր-
ջը , Մարկ . ԺԳ . 3 . Յահ . Զ . 8 .
ԺԲ . 22 . Անդրէի վերջին պատմու-
թեան վրայ սույց բան մը զիտցը-
ռած չէ . հաւանական է սակայն
թէ աւետարանը Յունատանի , թե-
րեւ թրակից և Սկիւթացւոց մէջ
քարոզելէն եաբը Աքայլիցի Պատրա-
քազարը սպանաւեցաւ խուսանակի
(X) Խաչի վրայ որ ընդհանրապէս
գը կոչուի Արքոյն Անդրէի խաչ :

Անդրանիկոս , Հրեայ Քրիստոնեայ
և բանաւակից Պօղոսի , Հռովմ . ԺԳ . 7 .
Անկը , ուսւ , Ի . Արքահամու գառ-
նակիցներէն մին , երր Արքահամ
զէկու պնդելով Քոդոզագոմբրոյ ա-
զատեց զլովան , Մննդ . ԺԳ . 13 .
2. Բազուք Ղեւացւոց յերկրին
Մահաւուք , Ա. Մնաց . ԺԳ . 70 :

Անքան , հրովար : Հրեէց ամիս-
ներէն մէկուն անունն էր գերութե-
նէն առաջ , և այսպէս կոչուած էր ,
վասն զի աշնանային անձրեց այն ամ-
սուն կը սկսէին լուուլ ցամաքեալ
գեաերը : Անթանի առաջին օրը կը
սկսէր փող հնկեցնելու տօնը , և
հնկեաստանին ատզաւարահարաց
տօնը :

Անքիպաս . 1. Տես Հերավզէս Ան-
քիպաս :

2. Հաւատարիմ վկայ ի Անքամանա,
Յայստ . Բ . 13 .

Անկեան քար : Քար միակասուր ,
ընդհանրապէս զատ հիմնն քարէն ,
երեմ . ՄԱ . 26 , և կը դրսէ շնչքին
անկեան , իր վըսու իրարու հանգի-
պատ երկու պատերը մէկտեղ կազե-
լու համար : Այսպիսի քար մը կը
դանուի Բատազեկ , քանիւնուիդ սույ-
ք երկայն , միտուկէն սուք լսոյն և չորս
սոյք թանձը :

Նոր կտակարանին մէջ Քրիստոս

Նմանցուած է անկեան քարի սա երկը պատճառներուն համար : Նախ , ինչպէս որ անկեան քար կը կաշուի պյն քարը վասն զի կը կենայ հրման մէջ անոր օգնութիւն և զօրութիւն տալու , նյոնպէս Քրիստոս , կամ Փրկի մը վարդապետութիւն , կը կոչուի գրլուի անկեան , Եփո . Բ. 20. վասն զի պյն վարդապետութիւնը կարեւ բագոյն : մտան է Քրիստոնէական կրօնին , որ ճշմարտութեանց դրսթիւն է , և կենդանի զօրութիւն մարգոց հոգիներուն մէջ : Երրորդ , ինչպէս որ անկեան քարը կարեւոր և յայտնի տեղ մը կը բռնէ շենքին մէջ , նյոնպէս Յիսոս կը նմանցու անկեան քարի , Ա. Գետ . Բ. 6. վասն զի Աստուած տուած է անոր , իրը Միջնորդի , պատիւ և կարեւութիւն : Երրորդ , ինչպէս որ մարդիկ շատ անդամ կը զարնուին անկեան քարին որ գուրոց ցցուած է , նյոնպէս Քրիստոս անկեան քար կաշուած է , Մատթ . Իլ . 42. վասն զի Աւետարանը ծանր գատապարտութեան պատճառ պիտի ըլլոց անոնց որ զայն կը մերժեն :

Անձեւ : Սուրբ Գրոց մէջ Պատվետինու ՝ կանուխի և ՝ անապան՝ (առջի ու վերջի) անձեւներուն վրայ խօսուած է , Բ. Օր . ԺԱ. 44. Ուժ . Զ. 3 : Կանուխ անձեւը կը տեղան հոկտեմբերի վերջին մասին մէջ , որ Պաղեստինու մէջ վարուցանի ժամանակ է : և ոգե կը սկսի պյունուհեան շարունակի փոխուիլ , աւելի կամ նուազ անձեւներուն , բոլոր ձմեռը , մինչև անապան կամ գարնանպին անձեւներն ապրիլ մէջ : Յետ պյուրիկ օգբ կը սկսի պարզիլ , և հունձերը կը հասնի : Ցորենի հունձը կը կատարուի մոյցիսի մէջ . օգոստոսի կը սուն պտուղները կը քաղաքին , և պյն եղանակին մինչև կանուխ անձեւներուն ժամանակը հոկտեմբերի մէջ , կը աւելն ամառուան տօթն ու երաշտութիւնը : Ոչինչ պյոնպէս գեղեցիկ կը ցուցնէ հոգեւոր օրհութիւններ , ինչպէս պյն առաս անձեւները որ պյս ամառնային նեղացուցիլ եղանակին եռքը կը տեղան , Բ. Օր . ԼԲ. 2. Յոր . Իթ . 23. Ես . ԽԴ . 3. Ուժ . Ժ . 12.

Օգերեւութական զննութիւնները որ եղան կրօնագիշմ կը ցուցնէն թէ , միջին հաշուով , ապրեկան անձեւը Պաղետուինու մէջ յիսուն և վեց անկես մտաւ է . Միացեալ նահանգաց մէջ միջն հաշուով քառասոսն և հինգ . մտաւ : Ասկէ կը տեսնուի որ , եթէ Պաղետուինու անձեւը լիներու և աւազաններու մէջ առնուելին և երկիրը ուռոգելու գործածուելին ամառուան մէջ , հին պազարերութիւնը կը նորոգուէր : Գետինը նորէն կը զգենոյը կանաչութիւն , և կ'ըլլոր իրեւ զգբախտ Աստուծոյ :

Անմանաւրիմ : Աստուծոյ անմանաւրիւնն անսկիզբն և բացարձակ է : որ ինքը մինակ . ունի անմահութիւն , Արարածոց անմահութիւնը կախեալ է Աստուծոյ կամքէն : Հոգւոյ անմահութեան պապցցյ ևն մարդուս անկոպար փափառները և ընդունակութիւնները , յառաջազիմութիւնը , հանգերձեալ պատճոց կամ վարձուց արժանաւորութիւնը , պյուրին հանդերձ : Բայց բոլոր պյս փառտերը գոհացուցիլ չեն առանց Ալուրը Գորց վկայութեան : Քրիստոս իր լոյր հանեց կեանքը ու անմահութիւնը Աւետարանին միջացով , Բ. Տեմ . Ա. 10. Գրիստոնէից անմահ երանութիւնը , որոյ հետ մարմեոյ յարութիւնն ալ կ'իմացաւի , պյն միւրութեան զօրութեամբ է զոր ունին Քրիստոնեայք Քրիստոսի հետ , Յովհ . Ժ . 19. Չարերուն անվախճան զոյը և անոնց մեղաց պատիմը , փրկիրց յաւիտենական վինաց հետ զցր կ'երթան , Մատթ . Իլ . 46 :

Անմաքուր : Տես Մաքաւր :
Աննա , 1. գւառոր Փանուէլի , Աներայ ցեղէն : Աւաջ ամուսնացած էր , բայց եօթը տարի ետքը մնաց պյրի , և պյուհետես ասերից զինք Աստուծոյ ծառայութեանը : Աննա հանապազ կը յաճախէր : առնարը առաւուեան և երեկոյեան զնէրուն , և հոն , միջն ութեանէցքը տարուան էր , հոռու մանուկ Փրկիչը անսնելու բախտին , և անոնց որ կը փափարէն անոր գալստեան առաւածային ազգեցութեամբ իմացուց թէ պյն մանուկն էր խոստացեալ Մեսփան , Ղուկ . Բ. 36-38 :

2. Աննա էր քահանայապետ Հրե-
կի, Ղուկ. Գ. 2. Ցովչ. ԺԲ. 13,
24. Գործ. Գ. 6. Ըստ Ղուկասու-
լի-ը փեսային կայիբափայի հետ քա-
հանայապետութիւն ըստ ։ Նախ Ա-
սորւց երկրին հիւպատոսի փփա-
նարգէն կիւրենեսու կամ կուիրինի-
սու առաւ Աննա քահանայապետու-
թիւնը յամբ ցն. իր 7 կամ 8,
բայց յետոյ հանուեցաւ ։ Այլայլ
փոփոխութիւններէ եղոքը, 25 էն
մինչև 36, Աննայի փետան Ցովէտի
որ կայիբափա ալ կը կոշուէր՝ զարեց
պին պաշտօնը ։ Նոր կոտակարտեին
վերոյիշեալ համարներուն նայելով
կ'երկի թէ կայիբափա միայն էր ոյն
առենուան բաւն քահանայապետու,
բայց նաև Աննա որ անօր աներն էր
և առաջ քահանայապետ եղած էր,
և թերեւ նաև անօր տեղապահն էր,
մեծ ազգեցութիւն և իշխանութիւն
ունէր, և կրնար սառուցիւ կոշուէլ
քահանայապետ հաւատար կայիբա-
փայի ։ Նախ այս Աննայի առջև բեր-
ուեցաւ Գրիսոս պին գիշըրը որ
բանուեցաւ ։ Այս Աննա էր նաև նա-
խագահ Հրեկը ազգային ժաղադին
մէջ ուր Գետրոսի և Յովհաննեսի գէմ
վնաս առուեցաւ, Գործ. Գ. 6.

3. Աննա էր քարեպաշչ կին Եղ-
կանա անուն Ղետացւչ մը Արքա-
թեմ-Սօփիմէն, և մայր Սամուէլի,
†171 նախ քան զբր. Զերմ պազա-
տանօք ինդրեց Աննա Աստուծմէ այն
որդին, և ինքնակամ նուիրեց զանի
Աստուծոյ ծառայութեանն ինչպէս
որ տիտան էր ։ Աննա սահեցաւ յե-
տոյ իրը վարձք ուրիշ երկը ուստոր և
երկու գուտոր, Ա. Թագ. Ա. Բ. 21.


Աննա, հիւն, Ամմանացւց թա-
գաւորներէն մին, որոյ հայրը Նահա-
րաբեկամացած էր Դաւթի հետ, ա-
նօր հալածուած ժամանակը ։ Նահա-
րա մահուան վրայ Գաւիթ գեսպան-
ներ զրկեց միիթարել անօր որդին
Աննա ։ Բայց Աննա անարգեց Դաւթի
դեսպանները, և այս անարգութը
զատանա հետա որ Դաւիթ Ամմա-
նացւց գէմ պատերազմելով զաննոր
դրիկա շրացչը, Բ. Թագ. Ժ. Ա.
Մագ. Ժթ.

Աննա Երրայեցւց մէջ անուանք
ընդհանրապէս նշանակութիւն ունէ-

ին ։ Երրեմ կը ցաւցէին գերգառ-
անի մը յատկութիւնը, Երրեմ ալ-
ազու մը ծննդեան հետ զուգընթաց
պարագաները ։ Հատ անգամ նաև
անուն մը կ'առնուէր մարգուն կե-
նացը մէջ պատահած յիշատակաց
արժանի գէպէտ մը ։ Տես Խամայելի,
Խաւաւյ և Յակոբայ, Մովսէսի, Ի-
քարեզոյ պատմութիւնները, Մննդ.
Ժ. 11. Ի. Ե. 25, 26. Ել. Բ. 10. Ա-
քառ. Դ. 21. Բազագրեալ անուն-
ներ յաճախ էին, և շատ անգամ
Աստուծոյ անուան մէկ մասը, զոր-
ցինակ, Եւ, Եւ, պյուղըն հանգերձ,
կը կցուէր անուան, ինչպէս Եղիա-
զար, Ել. Ժ. 4, Սամուէլ, Յավ-
սիս, Ադամիա ։ Երրեմ ամբողջ
խօսք մը կը բազկանար անունը,
ինչպէս Եղիովինայի, որ կ'նշանանիէ
Եհուպի և այս սպեր, Ա. Մագ.
Դ. 36. Նոր կոտակարանին անուննե-
րը մեծաւ մասամբ հին ազգատահմի
անուններու շարունակութիւն են,
Ղուկ. Ա. 61. Արեկենանք թեթե
պատմառով մը կը փօխեն իրենց ա-
նունները, ուստի և շատ անձնէք կը
յիշալին Սուրբ Գրոց մէջ որ երկու
կամ աւելի անուն ունեին, Հուռիթ
Ա. 20. Բ. Թագ. Իգ. 8. Ցովչ. Ա.
42. Թագաւորը շատ անգամ կը
փօխէին անձն անսւնները որսնց պաշ-
տօն մը կու տային, Դամ. Ա. 6, 7,
ուստի նոր անունը, պատույ և ա-
ռանձնաշնորհութեան նշան էր, Յայտ.
Բ. 17.

Անտառ. Անտառը շտա կանուխ
ոկտոն գործածութիւն կրօնական պաշ-
տանօն համար, Մննդ. Ի. Ե. 33.
կողազաշըք ևս անտառները կ'ընտ-
րէին իրենք պաշտօնատեղի, վառն զի-
շնդ հանրապէս երկրպագութեան հա-
մար բարձր տեղեր կ'ընտրուէին ։
Կ'եւաներուն գլուխները զոհ կը մա-
տուցաննեն, ու ըլսքներուն վրայ
կազնիի, կազամակի ու ըեեկնիի
տակ' անձն հօվանին հանելի ըլլա-
լուն համար խունկ կը ծիեն, Ամու.
Դ. 14. Սուրբ Գրոց մէջ յիշաւն-
բարձր աւելանք կը գրեթեստէին
նախ Եհովանի պաշտամն համար,
Դ. Թագ. Գ. 3, 4, Են. Ա. յս, Ճշդի-
խօսիւղ, անկարգ և անզատեհ էր,
վասն զի, ըստ Մովսէսական օրինաց,

Կը պահանջուտէր ամէն զահ սրբարա-
նին սեղանը բեկրել, Ղետ. ԺԵ. 8.
6. Բ Օր. ԺԱ. 13, 16. Երկրորդ | "բարձր աեղուանք" կը գործածուէին
նաև կաց պաշտամն համար, Դ
Թագ. ԻԳ. 45, հՅ.



ԱՆՑՈՒԹ ԱՄՈՐԻՈՑ ԱՌ ՈՐՈՇԴԵՄԸ

Անտիոք, Նոր կատակարանին մէջ
յիշուած երկու քաղաքաց անուն :
Առաջինը շինուած էր Որոնդէս գե-
տին վրայ, գետին բերնէն քոան մղն
հեռու, և Առուաց երկրին մայրա-
քաղաքն էր : Սելէկոս Նիկատոր շի-
նեց այս քաղաքը և կոչեց յանուն
Հօր իւրաց Անտիոքուն : Կիկերսն կը¹
գովէ այս քաղաքին ճոխութիւնը և
բնակչաց մեծ մասին հմտութիւնը
ուսմանց և դեղարաւերտից : Անտիոք
ժամանակ մը նշանաւոր էր բնաւե-
ասութեան և ազնիւ ճաշուկի կողմա-
նէ, և Հռովմէական կայորութեան
քաղաքներուն մէջ երկրորդ էր : Գո-
ղաքը լինելով անթիւ անտաներէ
և գետակներէ պաշարեալ, և Աղք-
ուանդրիոյ ու կոստանդնուպոլիսի ճամ-
բան մէջտեղ, կը համարուէր ոչ մի-
ոյն գեղեցիկ և առողջարար, այլ և
կորենոր վաճառատեղի : Անտիոք կը
բնակէին շատ Հրեայ բնաւանիներ
զոր հրաւիրած և քաջալերած էր
Սելէկոս Նիկատոր : Եթեայ նշանաւոր
տեղ եղաւ գրիստոնէից, և Քրի-
ստոնեայ անունը հան արուեցա նախ
Քիոսութ հետեւզներուն, Գործ . ԺԱ.

19, 26. ԺԳ. 1. Գաղ. Բ. 11.
Վեռպասիանո և Տիառո մեծ շնորհք-
ներ ըրին Անտիոք քաղաքին : Այս
քաղաքը նշանաւոր էր նաև զեղիւ-
թեան և մալութեան կողմտնէ : Գիշ
քաղաքներ աւելի նեղութիւն և որ-
կած կրած են քան զԱնտիոք : Հատ
անգամ գրեթէ իսպանա աւերեցաւ
Անտիոք երկրաշարժներէ, որոց մին
պատահէցաւ 1822 ին, և կորոնցուց
ընակչաց, որ անատեն իրը քոան
հազար էին, գրեթէ մէկ չորրորդը :
Հիմա կը կոչուի Անթաքեա :

Միւս Անտիոք, զոր նոյնպէս Սե-
լէկոս Նիկատոր հիմնեց, կը կոչուէր
Անտիոք Փիսիդեայ, քանզի այս գտ-
առանքն էր վերաբերէր, թէպէտ
Փափագիոյ մէջ էր, Գործ . ԺԳ. 14.
ԺԳ. 18, 20. Բ Տիամ. Գ. 11.

Անտիոքութեան : Այսպէս կը կոչ-
ուէր Պաղեստինու մէջ քաղաք մը,
եօթն կամ ութ մղն հեռու ծովեղ-
բէն, պաղաքեր և ջրարքի գտշտի մը
վայ, կեսարիս և Երուսաղեմի մէջ-
անդ : Հերոդէս Մեծ հիմնեց այս քա-
ղաքը, և հունց Անտիոքարոսի, ի պա-
տիւ իւր հօր Անտիոքարոսի : Հոս պյ-

ցելութիւնը բաւ Պօլսո, Գործ. իդ. 31. Այս քաղքին անզը Տիմա Արաբացի գիւղ է որ կը կոչուի Գէֆր Սապա:

Անքուտ: Այսպէս կը կոչուէր Գըրզացւոց Գագ. քաղքին թագաւուրըն, առ որ երկիցս տիտաւ Դաւիթ Սաւուլզի երեսն: Ալատին անդամ ճանցաւեցաւ Անդրով պաշտօնեաննըէն, և վանդիք մէջ կարծելով իւր կենացք, իւրագաւ ձեւացաւ, և այս հնարքով զերծաւ, Ա. Թագ. իւլ. 10. Քանի մը տարի եաբը դարձեալ հոն գնաց 600 մարդով, և, իրեն թշնամի Սաւուլզոյ և Խորացիլ, սրբով ընդունուեցաւ Անդրուէն: Անքուտ անոր բնակելու համար տուաւ Ամիկելուկ, և խորուած ըլլալով Դաւիթ գաղափարներուն և գործերուն վեայ, անէտ օգնութիւն կը սպասէր

Խորպիկլցւոց գէմ պատերազմի մէջ. բոյց Փղշտացւոց եշխաններն համազեցին թագաւորը զրկել վիակիթ միկելուկ, Ա. Թագ. ինչ-իթ: Ալակերտ, այսինքն առանու, Մատթ. ժ. 24. Նոր կտակարտին մէջ այսպէս կը կոչուէր գլխաւորապէս Գրիսոսոփ հետեւալու, երրեն Յովհանն Մկրտչի հետեւալուր, Մատթ. թ. 14, նաև Փարփեսեցւոց, Մատթ. իթ. 16: Մասնաւոր առանձին կը գործածուի երկոտատանները ցուցնելու, Մատթ. ժ. 4. Ժ. 4. ի. 17. Հիմա Գրիսոսոփ աշակերտ կրնայ կոչուիլ ով որ անոր վարդապէտոթեան կը հաւատայ, կառավինի անոր զօհին, անոր ոգին կը կրէ, կը հետեւ անոր օրինակին, և անոր գործն ընելու համար կ'ապրի:



ՆՐՈՒԱՂԵՄՆ ԱԱՐԸ, ՏԻՏՈՒ ԿԱՄԱՐԵՆ

Ալատանակ: Վ. կայութեան խորտակն մէջ սոկեցէն աշատանակը կը կենար Սուպր անզը մտնողներուն ձափ դին: առաջաւարութեան հացի սեղունին ընդդիմուկաց կողմէ: Այս աշտանակն ունէր զատաւանդան մը, շնուակ բռն մը, վեց սուզուննէ, երկրը բռնին մէկ կողմը և երկը՝ միւս կողմը, և եօթը ճագաբարան բռնին և սուզանց ծայրերը: Սուզանց վրայ կային երկը սեղակ քանդակիալ զարդեր որ կը կոչուէրն սկսակ: գնդակ և ապիկ: Ճարագարաններուն մէջ կը գրսւէր մակըսը մէթ: Ճարագարանը ամէն իրիւուն կը վասուէրն, կ. իթ. 31-40. լ. 7, 8. լ. 17-24. Ղեա. իդ. 1-3. Ա. Թագ. գ. 3. Բ. Մնաց. ժ. 9. Առաջին առարքին մէջ տասն աշտանակներ կային

զոր սոկէ, որոց կէն հիւսիսային և կէն հարաւային կողմը կը կենարին Սուրբ անզը, Գ. Թագ. կ. 49, 50. Բ. Մնաց. դ. 7. Երեմ. Մթ. 19: Երկրորդ առանձին մէջ մէկ աշտանակ միայն կար զկայութեան խորանին աշտանակիննաման: Երկրորդ առանձին աշտանակը ընթռւելով ի Հռովմ յետ աւերման Երաւազեմի, դրուեցաւ այն մէհետնը որ Խազագութեան աստծոն նութեալ էր ի վ. եսպասիանստ: Այս աշտանակին պատկերը նկարուեցաւ Ցիոնոսի յազթական կամարին վայս ուր գեռ կը տեսնաւի, բայց ոչ ամբողջ: Ճարագարիսյի մարգարեւոթեան և Յօվհաննու Յօվհաննոթեան գերին մէջ անս աշտանակին գեղեցիկ և խորհրդաւոր անփիլ, Զոր. դ. 2-12. Յայս. Ա. 12, 20:



Աշտարակ։ Աշտարակներ կը կանդուէին ոչ միայն պարիսպներէն գուրս և քաղաքներու մէջ բարձր աեզեր, Դատ. թ. 47-49. Սաղմ. իլ. 12. Ղուկ. ժ. 4. այլ և երկիր մը առաջնագլուխներն այսպիսի աեզեր ուսուի թշնամուցն մօտենալը կրնար աեռուսուի հեռուէն, Դատ. թ. 17. Եսոյ. իլ. 6-9. Եղեկ. լ. Գ. 2-6. Աշտարակները մօտեկոյ ժողովրդոց ապաստանարան էին արշաւանաց ատեններ. և շատ անգամ, մինչ քաղաքներ մեծ մասն առնուած էր, աշտարակը կամ միջնարերդը կը նար անառիկ։ Այսպէս Ասուուած հզօր և ապահով պաշտպան է իւր ժողովրդեան, Սաղմ. ժ. 2. կ. Ա. 3. Առակ. ժ. Բ. 10. Թեթէ աշտարակ մը կամ գիտանց մը կը շինուէր շատ անգամ՝ պյորդաց կամ հովուաց համար, ի Մայ. իջ. 10. Եսոյ. Ե. 2. Միք. Դ. 8. Մատթ. իլ. 33. Այսպիսի աշտարակներ մինչ ցայսօր կան Պաղեստինու մէջ ինչպէս կը վըկյէն ճահապարհորդ է։

Ապակի։ Ապակին ծանօթ էր հընօց, նաև Հըէկը անօտարակոյս։ Կ'ըսուի թէ ապակին ըստ դիպաց հարուեցաւ ֆիւնքէի ծովլորը։ Ապակին ֆիւլու, գումաւորելու և կարիլու արուեստներն ընկանանի էին նախնի Եղիքոտացւոց։ Բայց Հըէկը հայելիները շատ փայլուն մօտազէ էին, ընդհանրապէս փոքր և բոլորակ. իլ. Ա. 8. Յոր. Լ. Ա. 18. Յակ. Ա. 23. Զերեկի թէ այն ատեններն հայելոյ և պատուհաններու համար ապակի

կը դործածուէր. բայց բաժակ, շիշ, անօթներ, զարգեր, նուիրական հյանակներ, պյուղքն հանգերձ, կը շիւուէին յապակւոյ։ Ապակին կ'ակնառըկն հետեւեալ վկայութիւնները, Ա. Կորնիթ. ժ. Գ. 12. Յայտ. Դ. 6. Ժ. 2. իլ. 18. 21. հաւանականադէն նաև Յոր. իլ. 17. ուր Հայերէն ակնվանի թարգմանուած է։

Ապաշխարութիւն։ Ապաշխարութիւնն է մօքի փոփոխութիւն, պյուին զզջալ և արտօմել որ այս ինչ բանն ըրինք, և ըսել ի օրաէ. Երանի թէ ըրած չըլլայինք այն բանը Ապաշխարութիւնը կ'ըզջաց, այս ինչ բանին համար զօր բրաւ, Ծննդ. Զ. 6. Յոր. Գ. 9. 10, ոչ թէ վասն զի Ասուուած բաղձաց պյու ինչ բանն ըրած չլլալ, պյու վասն զի անոր գործերուն մէջ փոփոխութիւն մը եղաւ, որ մարդկօրէն կ'ինծայուի մոքի փոփոխութիւնն էսոյց ճշմարիտ ապաշխարութիւնն ըստ Աւետարանին, կամ “ապաշխարութիւն ի կետանո, կը նշանակէ մեզաց համար արտօմիլ և ապաստելու որ այն մեղքը գործեցինք, և անկէ զըսւանդը դառնալ և անկեղծարար առաջադրել խոնարշ և ոռորք կետակը վարել հպատակութեամբ կամց և պատուիրանաց Ասուուծոյ ապաւինելով անոր շնորհաց և չպայն Արքոյ ազգեցութեան։ Այս ապաշխարութիւնը միշտ ճշմարիտ հաւատաց հետ կու գայ, և այսպէս ապաշխարոզաց խոստացուած է ձրի թողութիւն մեզաց վասն արժանեաց Քիիստոսի, Մատթ. Դ. 17. Գործ. Գ. 19. ժ. Ա. 18. ի. 21.

Ապատամի քաղաքներ։ Ակամոյ կամ ըստ պատահման մարդ ապանդինուն ապահովութեանը համար Ասուուած պատուիրեց Մովսէսի որոշել վեց քաղաք ապատանի, ուր

ապաւիներ վերցիչներ կերպով մարդ մը սպանողը, և ժամանակ ունենար պատրաստել իւր ջատագովութիւնն յատենի դատաւրաց, և սպանելոյն ազգականք շհալածէին և սպաննեին ազգականք շհալածէին և սպանները վեց թու . Լ. Ե. 11-34. Ապատանի քաղաքները վեց

էին, երկը յայսկոյս և երկը յայն կոյս Յորդանանու, Արևմտեան կողմ էին կադէ՛ Նեփթազիմի երկրին մէջ, Ափէքմ և Քերըն արեելեան կոզմը՝ Գովզան, Ռամովթ-Գաղատ և Բոսր, Յես ի 7, 8. Այս քաղաքներն ապատանարան էին ոչ



մայն Երրայեցւոց, այլէ Խորոյելի մէջ բնակող օտարականաց համար, Բ Օք . ԺԹ. 1-10. Աստուած պատսէրեց նաև ուրիշ երկը քաղաք աւելցնել, ևթէ Հրեայք բազմանալով ընդարձակէին իրենց երկերը. Բայց այս պատառէրը չկատարուեցաւ.

Կ'երեկի թէ արեան վրէժը ինդրել ի վազուց չետք օրէնք կամ սկզբունք էր արեեկեան վրանարնակ ցեղերուն մէջ. Այս սովորութիւնն այնպէս արմատացեալ էր Խորոյելացւոց մէջ անոնց մտնելին առաջ խոստացեալ երկիրը, և հաւանականապէս նաև անոնց բնակելին առաջ Եզիզոսո, որ Աստուած չհրամայեց Մովսէսի արմատաքի իւլ զոյն, այլ ապատանի քաղաքներ հաստատելով չափ միայն դնել այն սովորութեան: Ընաւանեաց կամ ցեղի մը վերաբերեալ անձի մահուան վրէժն այն անձն ըռպանողին ընհաւանեաց կամ ցեղին վերաբերեալ անձի մը ինդրելու սովորութիւնը կը աւել տակուին արդի Արարացի վրանարնակաց մէջ, որ անապատին մէջ թափառող նախն

Խորոյելացւոց փոքր է շատէ նմանութիւն ունին:

Հին ազգաց շտաերուն մէջ, մեհեակը, և մահաւանդ բազինք, բըռնութենէ փաթշողներուն ապատանարան համարուած էին. Աստուծոյ սեղանին տպաւինելու սպորտիւնը զոյ ունեինի յանցաւորք՝ կը գանենք նաև Երրայեցւոց մէջ: Բայց այս ապաւինութիւնը բաւական չէր ազատելու յանցաւորն արժանաւոր պատժէն, Ել. Ի. Ա. 14. Գ. Թագ. Բ. 28-34:

Ապարանզան, էր զարդ գտոտակի կամ բազկի՝ արմուկէն վար կամ վեր: Բայց առ բառը Սուրբ Գրոց մէջ կը նշանակէն նաև որունից զարդ, Թու. Լ. Ա. 50. Եսոյ. Գ. 19: Նաև արք կը գործածէին ապարանզան իր նախ թագաւորութեան, Բ Թագ. Ա. 10:

Ապիպ, Հրէից եկեղեցական տարւոյն առաջին ասիսը, որ յետպ կուսեցաւ նիստան: Կը պատասխանէր գրեթէ մեր ապրիլ ամսոյն: Ապիպ բառը կը նշանակէ գալար հասկ ցորենց, կամ թարմ պառզ: Այսպէս

կոյսւեցաւ, զան զի ցորենը, մանաւանդ գտրին, ի հասկի էր պյամնուն. Ազիս ամեղն տասնին կը զատուէր զատիկան գառը, չորետառաներորդ օրը կը մորթուէր երեկոյին արեւ մարը մտնելուն մօտ, և կ'ուտուէր նոյն իրիկունը չնձետասահերորդ օրը սկսելին ետքը: Ամեղն չնձետասահնէն մինչեւ քառն և մին, եօթն օր շարունակ բազարջակերաց տոն էր, որոյ վերջին օրը սուբբ էր, Ել. ԺԲ. ժԳ:

Ապազդիս, տես Արագոն.

Ապազդիս, քաղաք Մակեդանիոյ, Ամփիպոլսոյ և Թեսալյանիկէի մէջտեղ, առաջին տեղէն հետի իրը միոյ աւուր ճահապարհ, Գործ. ԺԲ. 1.

Ապազաս, Աղեղանդրացի Հրեայ, ուսեալ և բանինուն, որ Սուրբ Գրոց և Յովհաննու Մկրտչ միջոցաւ եղաւ Քրիստոնեայ: Իրը 5:4 ին Եփեսոս գալով հրապարակաւ յայսնեց իւր հաւատըն ի Քրիստո, յետ որյ աւաեւ ևս կրթուեցաւ Աւետարանին ճշմարտութեան մէջ: Եփեսոսէն Աքայիս անցնելով, մէծ զօրութեամբ և յաջողութեամբ քարոզեց, մահաւանդ Հրեայ, Գործ. ԺԲ. 24-28: Կորնթոսի մէջ ժամանակ մէ ուուգեց ինչ որ Պօղոս անկած էր, Գործ. ԺԲ. 1. Ա կորնթ. Գ. 6. Ապազոս բարյիւք չէր աննման Պօղոսի. Երկուցն աւ կը ցաւեին կորնթացւոց երկպահակութեան համար և պյան կուսակցութեանց համար որ շատերուն պատճառ եղաւ Քրիստուէ հետանալու, Ա կորնթ. Գ. 4-22. ԺՋ. 42: Ապազոս գործակից եղաւ Պօղոսի Քրիստոսի ծառայութեան մէջ մինչեւ ի վախճան, Տիտ. Դ. 13: Յերոնիմոս կը կարծէ թէ Ապազոս յետոյ կրետէն կորնթոս գարձաւ:

Ապիփիս. Ունանք կը կարծէն, թէ Ապիփիս էր կին Փիլեմոնի, Փիլեմ. 2:

Ապիփիս, Ապիփիսի վաճառանոցը, Գործ. ԽԲ. 15, էր գիւղ կամ քաղաք վաճառաշախ: Ապիփիս կը զաւդիս հիմնեց պյոյ տեղն Ապիփիս կոչուած մէծ ճամբառւն վրայ զըր չինեց Հուզմէն մինչեւ կապուաւ: Հաւանականապէս յիշեալ վաճառանոցն այժմու Գաղարիլլոյ տի Սանդա Մարիս կաչուած տեղն է, քառա-

սում մզնն հեռու ի Հռովմայ, Բանդին կաչուած ճահիճներուն եղելըը, ուր կան հին քաղդքի մը աւերակները: Երեք պահգոկներ կոչուած տեղը գիւղ էր իրը տասը մին հեռու ի Հռովմայ, Գործ. ԽԲ. 15:

Ալառուրիմ: Հրեւից գատաւորներուն սաստիկ պատուէր կար թշմարտութեան և արգարտութեան համարայի վիճու տալ, առանց նայելութէ գատաւուզներէն մին քան զմբւուն աւելի հարտաւութիւն, ազդեցութիւն կամ ուրիշ առաւելութիւն ունէր թէ ոչ, Ղետ. ԺԲ. 15. Բ ՕՐ. ԺՋ. 17, 19. Առակ. ԽԻ. 23. Այսպէս Աստուած ոչ ըստ արտաքին երեւութիւն կամ պարագայից, այլ մարդուն սրտին նայելով կը դատէ, Գործ: Ժ. 34. Հուզմ. Բ. 11-1. Այսպէս զարտին նաև մարդիկ նկատել իրենց ընկերները և ըստ ոյնմա վարուիլ անոնց հետ: Սուրբ Գրոց մէջ սաստիկ մեղադրութիւններ կան անոնց գէմ որ աշառութիւն կ'ընեն հարուստներուն և ազդեցութեան տէր մարդոց, Առակ. ԽԲ. 21. Յակ. Բ. 1-9. Յուդ. 46:

Ազ ձեռու, մորմնայն առաւելագն գործ տեսնող, Մատթ. Ե. 30, և կամքին հրամանները կատարելու պատրաստադոյն անգամնէ. ուստի մարդուն նեղըին յուզմանց շատերը ցուցնելու իրեւ նշան յաճախ կը գործածուի: Աջ ձեռքը կը նշանակէ զօրութիւն, մահաւանդ Աստուածոյ ամենակարող զօրութիւնը, Ել. ԺԲ. Սաղմ. ԽԱ. 8. ՀԵ. 10. Աք նշանակէ նաև պատիւ, Սաղմ. ԽԵ. 9. Մատթ. ԽԵ. 34. Գործ. Ե. 55. Կը նշանակէ նաև մասեաւոր օրհութիւն, Ծննդ. ԽԲ. 14, գարձեալ եղայրական սէր, Գաղ. Բ. 9, նաև թշնամութիւն, Սաղմ. ՃԲ. 6. Զաք. Գ. 1, նաև հպատակութիւն, Ա Մանաց. ԽԲ. 2: Աջ ձեռքը կը վերցուէր ազօթքի, նաև երդման ատեն, Ծննդ. Ժ. 22, ուստի երդմազանց մարդու աջ ձեռքը սուութեան աջ ձեռք, էր, Սաղմ. ՃԽ. 8: Երբայցեցերէնի մէջ աջ ձեռք կը նշանակէ նաև հարաւ, Ա Թագ. ԽԻ. 19, 24, ինչպէս որ ձախ ձեռք կը նշանակէ հիւսիս, Ծննդ. Ժ. 15: Տես և Աքեւելք:

Առակ: Նոր կատակարտներն մէջ առակ բառը կը նշանակէ երբեմն ճշմարփ պատմութիւն, կամ բնութենէ առևուտծ օրինակ և համառութիւն. երբեմն ևս կը նշանակէ բռն առակ, Ղուկ. Դ. 23. Կը նշանակէ նաև մթին և պյարանական խօսքերով բացարուած ճշմարտութիւն, Մատթ. ԺԵ. 15. գարձեալ կը նշանակէ տիպ կամ օրինակ, Երր. Թ. 9, Կ. կամ նմանութիւն, Մատթ. Ի. 32. Առակօք, առեղջուածովք, պյարանական և խորհրդաւոր կերպով խօսիլ սովորական լեզուն եր արևելեան իմաստոնց և գիտեաց, Ասղմ. Խթ. 4. ՀԲ. 2, և չկար բան մը այնպէս անտանելի, ինչպէս յիմար մը որ առակօք կը խօսէր, Առակ. Ի. 2. 7.

Մարգարէք առակաւ կը խօսէին աւելի ազգու ընելու համար թագաւորին և ծովովզեան իրենց ոպառնալիքը կամ խօստումները. Կաթան յանդիմանեց զիաւիթ այն հարուստ մարգուն առակով որ աղքատի մը գառնուկը յափշտակելով մորթած էր, Բ. Թագ. ԺԵ. Տես նաև Դատ. Թ. 7-15. Դ. Թագ. Ժ. 9, 10.

Քրիստոս շատ անդամ առակաւ կը խօսէր ժողովրդեան, և ասով կը հաստատէր իսայեց մարգարէւութիւնը, Զ. 9, թէ ժաղվուրդը զիաւիտնունէր և չմանալ, պիտի լուր և չհամինար, Բայց այս կը ցուցնէ մի-այն թէ որչափ հնացեալ էր անոնց որտին խօսութիւնը և մոլիքին կուրութիւնը. Քանզի Քրիստոս չէր կրնար զանոնք կրթել առելի հաճայական, յոտակ և ազգու կերպով քան այս գեղեցիք և ընտանի եղանակաւ. Երրայեցի մասենագիրը առակ շատ կը գործածէին, և ոչ միայն Հրեայք, այլ և Արարացիք, Ասուրէք, և բոլոր արևելեան ազգեր սիրած են և կը սիրեն խօսի այս ձեզ. Առակ մը մեկնելու համար պէտք է նկատել նախ անոր ճշմարտութիւնը և բռն նպաստակր, Առակին մասնաւոր պարագաներն իրեւ պյարանութեան զարդ նկատելուն են. Առակին առեն մանր պարտգան մեկնելու ջանալ, և հոգեւոր, պյարանական իմաստ համեմ անկէ, կրնայ

մեծամեծ մոլորով եանց տանիլ, Գրիսոս հնեւենել առակները խօսեցաւ, ըստ Աւետարանից, Խելացի և անխելք շինողը, Մատթ. Է. 24-27.

Հարոնիքին ազպը, Մատթ. Թ. 15. Նոր լաթի կոոր և հին հանդերձ, Մատթ. Թ. 16. Նոր գինը և հին ափի, Մատթ. Թ. 17.

Գիզծ պին, Մատթ. Ժ. 43. Սերդ ցանողը, Մատթ. ԺԳ. 3, 18. Ղուկ. Ը. 5, 11. Որմները, Մատթ. ԺԳ. 24-30, 36-43.

Մանանեխի հատը, Մատթ. ԺԳ. 31, 32. Ղուկ. ԺԳ. 49.

Խմորը, Մատթ. ԺԳ. 33. Արտի մէջ պահուած գանձը, Մատթ. ԺԳ. 44.

Պատուական մարգարիտ մը, Մատթ. ԺԳ. 45, 46.

Ծովը ձգուած սռուկան մը, Մատթ. ԺԳ. 47-50.

Կերակուրները շեն պղծեր, Մատթ. ԺԵ. 10-15.

Անգութ ծառայն, Մատթ. ԺԸ. 23-35.

Վարձու բռնուած բանարներ, Մատթ. Ի. 1-16.

Երկու որդիք, Մատթ. ԻԱ. 28-32. Զար մշակները, Մատթ. ԻԱ. 33-45. Հարոնիք, Մատթ. Ի. 2-44.

Տերեւ միայն տուող ձիթենին, Մատթ. Ի. 32-34.

Տունը հսկող մարզը, Մատթ. Ի. 43.

Հաւատարիմ և չար ծառայք, Մատթ. Ի. 45-51.

Կուռանիք, Մատթ. ԻԵ. 1-13.

Տաղանդները, Մատթ. ԻԵ. 14-30. Թագաւորութիւն իրեն գէմ բաժանեալ, Մարկ. Գ. 24.

Տուն մը իրեն գէմ բաժնուած, Մարկ. Գ. 25.

Զօրաւոր մարդը, Մարկ. Գ. 27. Ղուկ. ԺԱ. 21.

Ծածուկ մեծցող սերմը, Մարկ. Գ. 26-29.

Վառուած ճրագը, Մարկ. Գ. 21. Ղուկ. ԺԱ. 33-36.

Օտար երկիր գացող մարդը, Մարկ. ԺԳ. 34-37.

կոյր կուրի առաջնորդ, Ղուկ. 2. 39.

Շիզ և գերան, Ղուկ. 2. 41, 42. Մարը և անօր պառազը, Ղուկ. 2. 43-45.

Փոխատու և պարտական, Ղուկ. Ե. 41-47.

Բարի Սամարացին, Ղուկ. Ժ. 30-37. Թափանձող բարեկամը, Ղուկ. Ժ. 5-9.

Անմիտ հարուստը, Ղուկ. Ժ. 16-21.

Ամզ և հով, Ղուկ. Ժ. 54-57. Անպոտող թզնին, Ղուկ. Ժ. 6-9.

Հարսնիք հրաւիրուածներ, Ղուկ. Ժ. 7-11.

Աշտարակ շինողը, Ղուկ. Ժ. 28-30, 33.

Պատերազմի գայող թագաւորը, Ղուկ. Ժ. 31-33.

Ազին համը, Ղուկ. Ժ. 34, 35. Կորուսած ոչիարը, Ղուկ. Ժ. 3-7.

Կորուսած գրամը, Ղուկ. Ժ. 8-10. Անառակ որդին, Ղուկ. Ժ. 11-

32.

Անիրաւ անսեօր, Ղուկ. Ժ. 4-8. Հարուստը և Ղազարս, Ղուկ. Ժ. 9. 19-31.

Թափանձող պյորին, Ղուկ. Ժ. 4-8. Փարիսեցին և մաքուսորը, Ղուկ. Ժ. 9-14.

Մշանաները, Ղուկ. Ժ. 12-27. Բարի հովիւը, Յոհէ. Ժ. 4-6.

Որթը և ծիւզելը, Յոհէ. Ժ. 4-5. Առակաց գրքը: Հաւաքումննուրը

և իմաստալից բարյացան առածները, որ Սլովոնին խորին հանձնարյան

և անհման փորձառութեաներ, բայց մանաւանդ աստուսածային ազգման

պտուղ են: Կ'ըսուի թէ Սլովոնին երեք հազար առակ խօսեցաւ, Գ

Թագ. Դ. 32, 1000 ին նախ քան դիմ. : Առակաց առաջին ինը գլուխ-

ները գրուած են զարմանալի բանաս-

անցական ոնզ, և քան յաջորդ դուռիներն անընդհատ են: Ժ. էն մինչեւ

իմ. զլուխները Սլովոնին առակներն

են որ հաւաքուեցան եզեկիսյի ա-

աենք: Լ. գլուխը կ'ընթայուի Ագու-
րին, և կը պարաւանակէ Արևելյացոց
ընտանի, պալարանական առակներու
օրինակներ: Լ. եմուել թագաւորէն
գրուած Ա. գլուխը գեղեցիկ նկա-
րագիր է կանացի առարինութեան:
Թէ որպէս ինամոն այս գիրը հաւաք-
ուեցաւ այժմու ձևով չ'է դիցուուիր.
բաց և այնպէս չին կտակարանին
մէջ չկայ գիրը մէ որպէս առաւածա-
յին հեղինակութիւնը քան զսորայն
աւելի վկայեալ է: Նոր կտակարա-
նին մէջ ստեղ վկայութիւններ կամ
ակնարկութիւններ կան առակաց
գիրէն, Հովվմ. Ժ. 20. Ա. Թեւ:
Ե. 15. Երբ. Ժ. 5, 6. Յակ. Դ. 6.
Ա. Գետր. Դ. 8. Բ. Պետր. Բ. 22.
Անոր կոպերը հարուստ մթերանց
են երկնային իմաստութեան, և հա-
սարակ կենաց մէջ ծագած գրեթէ
ամէն ինդրց վրայ լցու կը ծագեն
Սլովոնինի առակները:

Առան, Վըրուուր, Թարայի երեց
որդին, եղրպար Արբահամու, և հայր
Ղովտոյ, Մեղքայի և Յերազի: Ա-
ռան մեռաւ յառաջ քան զհոյր Երք
Թարա, Մննդ. Ժ. 26-31:

Առասպեկտ, վէպ որ հիմ և սոսու-
գութիւն չունի, հեթանոսաց գիցա-
րանական զրուցոց և Հրէից սնոտի
աւանդութեանց պէս: Առասպեկտ
շատ անզամ ոչ միայն սուտ և անզօր
էին, այլև կտակար, Ա. Տիմ. Դ.
7. Տիմ. Ա. 14. Բ. Գետր. Ա. 16:

Առաքեալ, մէկէ ո՛վ իրեն զատ-
գանաւոր զրկուած: Այսպէս կը կու-
ուի Քրիստոս, զանզի Աստուծեմ-
քրկուած էր մարդիկ Փրկելու, Երբ.
Գ. 1: Բայց այս անունը կը տրուի
մանաւանդ այն անձանց զորս Քրի-
ստոս զրկեց Աւետարանը քարոզելու:
Քրիստոսի առաքեալներն էին անոր
գլխաւոր աշշակերտները: Քրիստոս
տուաւ անոնց իշխանութիւն, լիցուց
զանոնի իւր Հզուխնը, մանաւար կեր-
պով կրթեց զանոնը իւր վարդադի-
տութիւններուն և իւր ծառայու-
թեան մէջ, և ընտրեց զանոնք ըլլալ-
իւր եկեղեցւոյն հիմնադիրները: Ա-
ռաքեալը երկուտասան էին թուու-
ըստ թուուց երկուտասան ցեղից իս-
րայելի, Մատթ. Ժ. 28, և էին պարզամիտ և անսաւ մարդիկ,

Հաստրակ ժողովրդեան մէջէն ընտրուած: իրենց ընտրուելէն և պաշտօնի կարգուելէն եռքը, Մատթ. ֆ. 5-42, հետեւցան իրենց աստուածային Վարդապետին, եղան վկայ անոր գործոց, առին անոր ոգին, և առակաւ սորվեցան Աւետարանին գէպեկը և վարդապետութիւնները: իւր յարութէնէն եռքը Քրիստոս զրկեց զանոնք բոլոր աշխարհը, պատուիրելով քարոզել, մկրտել և հրաշք գործել, այլովն հանդերձ: Տես Յովհ. ժե. 27. Ա կորնթ. թ. 1. ժե. 8. Բ կորնթ. ժբ. 12. Ա թես. թ. 13. Երկուստանից անուններն էին, Աթոն Գետրոս, անոր եղբայրը Անդրեաս, Յակոբոս Զերեգետու որդին, որ և "մէծ" կոչուեցաւ, Յափչաննէն անոր եղբայրը, Փիլիպոս, Յարթողմանէն, Թովմաս, Մատթէոս կամ Ղեկ, Արմն կանանացի, Ղերէոս Քադէոս մականուանեալ որ և Յուդա կը կոչուի, Յակոբոս "կրտսեր", որդին Ալիքեայ, և Յուդա Խսկարիովացին, Մատթ. ֆ. 2-4. Մարկ. Գ. 16. Ղուկ. Զ. 14. Այս մերժին մատնեց իւր վարդապետը, յետոյ կափեց զինք, և Մատթիս ընտրուեցան փոխանակ նորա, Գործ. Ա. 15-26. Գործոց Աւապելոց մէջ կը պատմուին պյո Քրիստոսանման մարդոց աշխատութիւնները և նեղութիւնները: Անոնք ըրին ինչ որ ուղղեց էր յաշա Աստուծոյ ի սէր Տեսան իրենց, և զիրենք բոլորովին իրենց գործին տուին եռանդեամբ, սիրով և հաւատով, սորվենելով մեղք թէ առաքելական շնորհքն առաքելական ջանքով միայն կը ստացուի:

Առիւծ, ընդհանուր ճանշցուած գազան, բոլոր առանոց թագաւորը, ստեղ կը յիշուի Սուրբ Գործ մէջ: Սովորաբար կ'ըլլայ ութ ոսք երկայն և չորս ոսք բարձր: իւր ուղ և անվեհներ կերպարանքը, զարմանալի ուժով ու շուտութեամբ, և ահեղ մանմամբն անտառներուն սարսափն է: Առիւծք հաստրակ էին Պազետաին, տես Յարգանան: Երրայեցերէնի մէջ առիւծ նշանակող եօթը բառ կայ, անոր այլեւայլ տարիքը նշանակելու և ուրիշ հանգամանաց համար: Այս բառերէն հինգը Յարոյ



մէջ է, Յոր. Դ. 10, 11: Տես նաև Նաւ. թ. 11, 12: Սազմոներգուն առիւծին մեղմով և անձայն իր որդին վրայ նետուիլը կ'ակնարկէ երբ կ'ըսէ, "Գաղտուկ անզեր գարանամուտ կ'ըլլայ, ինչպէս որ առիւծը իր որդին մէջ... կծկտած կը պառկի, և տնանկները անոր ճանկին մէջ կ'ինան": Սուրբ Գրիըը կարգացազգք առաքէն կը, յիշեն Սամփոնին և Դաւթի քաջութիւններն առիւծներու դէմ, Դաս. ժբ. 5, 6. Ա թագ. ժբ. 34-36, առիւծը մը ոստանուած անհնազանգ մարգարէին պատմութիւնը, Գ թագ. ժբ. 28, հնազանգ Դասիէլի առիւծներուն գուրին մէջ անվասս պահուիլը, Դաս. Զ, նաև իր ժողովուրդին համար Եհովպյի իւղամոց վսեմ նմանութիւնը, Ես. Լ. Ա. 4:

"Յուդայի ցեղեն եղազ առիւծը, Յայս. Ե. 5, Քրիստոս է, որ ելաւ Յուդայի ցեղեն և Դաւթի տուննէն, և յաղթեց մահու, աշխարհի և սատանային: Կը կարծուի թէ Յուդայի ցեղին նշանն առիւծ էր. Ուստի Մնադոց Խթ. Գ համարին ակնարկութիւնը:

Առան, ուստի: Այսպէս կը կոչուեր այն գետը որ կ'ելէ Մեռեալ ծովին արեւելեան կողմի լեռներէն, և կը թափի յիշեալ ծովը: Հիմա կը կոչուի Վատի Մօնէպ: Ժամանակա: Մովաբացւոց երկիրը կը բաժնէրին հաստացւոց, Ամազոնացւոց և Բուրբինեացի երկիրներէն, թու. ԻԱ. 13. Յես. ժբ. 16: Կը հոսէ գետոյն

անուամբ կոչուած իոր և ամսյի հովտի մը մէջէն, ուր ամառը տօժքը ուստիկ է, և գետը դրեթէ բոլորին կը ցամքի, բայց աշնան անձնային եղանակին՝ գետը կը լայ սաստիկ և սրախթաց հեղեղ:

Ասա, բէյի, յետ Սողոմնի երրորդ թագաւորն էր Յուդայի, որդի և յաջորդ Արիայ, Գ Թագ. ՓԵ. 8. Ակուա թագաւորել 951 ին նախ քան զիր., և քառասուն և մի տարի թագաւորեց Երուսաղէմ: Անոր թագաւորութեան սաշչին մասը եղաւ իազպ և բարենան: Հասուանց Ասուուծյ բուն զայոնձը, մերժեց զանոնք որ սրբապիզծ սնապաշտութեամբ ողջագործութեան տուած էին զիրեկ ի պատիւ իրենց սուտ աստուածներուն, մաքրեց Երուսաղէմ կռապաշտութեան վերարեեալ բաներէն, հանեց արիկութենէ իւր մայրը որ Ասուարայ կուռքը կանդնած էր, իւր թագաւորութեան մետասաներորդ տարին Ասուուծ անոր յաղթութիւն շնորհէց Եթովդ պացւոց Զարա թագաւորին հզօր բանակին դէմ, և Ազորիա մարգարէ քաջալերեց զԱսա յառաջ վարել բարեկարգութեան գործը: Բայց եր իսրայելի թագաւորը հասաս գէմ կեցաւ սյա գործն, Ասա ոչ թէ Ասուուծն, այլ Ասորւց հէ անոս թագաւորէն ինդրեց գոնութիւն: Իւր թագաւորութեան գէպ ի վերջը սոնացաւ ունեցաւ Ասա: Սուրբ Գիրք կը մեզագրէ զԱսա որ բժիշկներու դիմեց մանաւանդ քան Ասուուծյ, Բ Մնաց. ՓԶ. 12. Բայց և պյառէս Ասոյի թագաւորութեան ժամանակն ընդհանրապէց Յուդայի ցեղին երջանկադշն ժամանակն էր, և Սուրբ Գիրք քանի քանի անդամ կը գովէ Ասոյի բարեկարգաւոթիւնն իրեւ օրինակ, Գ Թագ. ԻԲ. 43. Բ Մնաց. Ի. 32. ԻԱ. 12. Ասոյի յուդայիաւորութիւնը շատ փառաւոր կը լրացվ կատարուեցաւ: Ասոյի և Բասայի մէջտեղ էր թշնամութիւն և կտիւ անոնց թագաւորութեան բոլոր ժամանակը, ինչպէս եղած էր Ռոբովամի և Յերուսալմոյ մէջտեղ, Գ Թագ. ՓԵ. 6, 16:

Ասայէլ, սորուստորէց, Դաւթի
50

քրոջը Շարուհեայ որդին էր, եղբայր Ցովարու, Դաւթի երեսուն դիւցազներէն մին, անհնարին արտգ սոիիք: Ապանուեցաւ Արեններէ Գարաւանի կռասին մէջ, Բ Թագ. Բ. 18, 23:

Ասանէր, գււար զետափրեայ, քրմն կամ իշխանին Արեգ քաղաքի: Փարաւան զԱսանէթ կին տուած Ցավսեփոյ, իրրե յաւելուած պատույ և զօրութեան անոր բարձր պաշտօնին: Ասանէթ մայր եղաւ Եփրեմոյ և Մանասէի, Ծննդ. ԽԱ. 45. ԽԶ. 20:

Ասափ, ժողով, 1. երեկի երաժշտը էր Դաւթի ժամանակ, և տաճարին երգեցողաց գլխաւորերէն մին, Ա Մնաց. ՓԶ. 5. ԻԵ. 1, 2. Կ'երեկ թէ այս պաշտօնը ժառանգական էր Ասափու ազգատոհմին մէջ, Նէեմ. Է. 44. ՓԱ. 22. Ասափ կը կոչուի նաև տեսանոզ, Բ Մնաց. Իթ. 30: Ասափայ անոնը կոյ երկուսասան սազմաց գլուխը, Մ. ՀԳ. ՀԳ., բայց թէ Ասո՞փ գրած էր այս սազմուները թէ Աստփայ և անոր յաղորդներուն յանձնուած էր զանոնք երգել, չի գիտցուիր: Տես Երաժշտութիւն:

2. Ցիշտատակաց գլուխը էր Եղեկիայի ժամանակ, Գ Թագ. ՓԲ. 18. Խ. 1. 9. 3:

3. Անտառի պահպան էր առ Արտաշէսի, Նէեմ. Բ. 8:

Ասեգավկ, ո՞րոց, Փղշտացւոց երկրին մէջ Յուդայի ցեղին տրուած հինգ քաղաքաց մին զոր Յուդայ ցկրցաւ երբէք նուածել, ՅԵ. ՓԳ. 3. ՓԵ. 47. Ա Թագ. Ե. 1. 9. 17. Նէեմ. Դ. 7. Հոս էր Դագոնի մէհեանը, և հոս բերուեցաւ նախ տապանակն Արենների ձախող կուուէն եաբրը, Ա Թագ. Ե. 1. Ասեղովդի ի Յունաց Ազովսոս կը կոչուէր, և Վրիստոսի ժամանակ կը վերաբերէր Հրետասանի: Հոս քարոզեց Փիլիպոս աւետարանը, Գործ. Բ. 40. Զարդիս ոզորմէլ զիւլ է և նսդուգ կը կոչուի:

Ասենացիք, Քանանացի ազգ էր, հաւանականապէս Լիբանան լիրան մօտ, Մննդ. Ժ. 17. Ա Մնաց. Ա. 45. Ասենափար, էր Ասորեստանի թագաւոր կամ սատրապ, որ յայն-

Կյա Եփրատայ, բնակող ազգերէն գաղթականներ բներելով բնակեցաց խորսյելի առան ցեղերուն երկիրները, Դ Թագ. Ժի. 24. Եղր. Դ. 10. Ռմաններ զԱԱնհատար նոյն կը համարին ընդ Ասորդանս, պյու ընդ Ազգանասարայ: Եղրայ մեծ և պատաշակա՞մ՝ կ'անուանէ զԱԱնհատար, բայց պյու անձին վրայ Ասւրբ Գրաց մէջ ուրիշ յիշատակութիւն չկայ:

Ասեր, եւ-աւէս, Յակովյ ութերորդ և Զեղգույի երկրորդ սրբին, Ծննդ. Լ. 13. Լ. 28. Երբ Խարայելացիք բանան մատան, Ասերայ ցեղը Հիմքերորդ էր կորդաւ, և կը բաղկանար յիսուն և երեք հազար չափ հարբար անձէ: Ասերայ բաժինն էր ծավեղերը, հիւսիւն իրեն սահման ունենալով կիրանան և Ալբոն, հարաւէն կարմելոս լեռը և Խարաբայ ցեղը, և արեւելքէն Զատուդան և Նեփթաղիմ: Ասերայ երկիրը էր ըերէր առաս ցորեն, գիճէ և ձէթ, և ունէր հանքեր, Միննդ. Խթ. 20. Բ Օր. 1. Գ. 24. 25. Ա.Ա. թէ Փետքի ծովերէն որչափ մոտ կը պարաւակէր չե գիտաւուրի, Ցես. Ժթ. 25. 28. բայց Ասերեաններ կարող չեցան վանել դիտանանացին, և անսնեց իւս իւսոն բնակեցան, Դատ. Ա. 34. 32. Դամաթի պատմութեան մէջ պատուավ կը յիշուին Ասերեանը. Ա Մեաց. Ժթ. 36. Նոյնպէս Եզեկիայի պատմութեան մէջ, Բ Մեաց. Լ. 11.

Ասերավէ, էր մին յիշեանաց Արցելացաւ, մինչ անապատին մէջ էր թափառէն, իրը հնագործոյ ճանապարհ հետք ի Ալիսյէ, Թաւ. Ժթ. 35. Հոռ մեացին Խորոյելի որդիկը եօթնեակ մը կամ աւելի, Թաւ. Ժթ., և անոնց յաջորդ իշեանը եղաւ, թշչէս էր պատմուի, կագէւրառակէ մօտ, Քանակու սահմանին վրայ, Թաւ. Ժթ. 4. 26. Բ Օր. Ա. 19-21. Ասիա, արեւելքան ցամացին մեծամեծ բաժանութերէն մին, որ Վիշնայ Երրողայի արեւելքան կողմը: Ասւրբ Գրաց մէջ յիշաւած Ասիան է Փարքն Ասիա, որ թէրակղզի է Եւքարիս կամ Սեւա ծովուն և Մեծերկաննին արեւելքան մասին մէջ աեղ, և ի սկզբան կը պարունակէր Փախւգիա, Կիշկիա, Պամիկիա,

կարիս, Լիւկիա, Լիւգիա, Միւսիա, Բիւթանիա, Պափագանիա, կապացովկիա, Գաղատիա, Լիկանիա և Վիորիկիա: Փարուն Ասիայ արեւմտեան եղերը էին ի հնուան Եւոպիա, Յանիա և Դորիա, որոց անուանը յետոյ պահուեցան, թէ կպէտ երկիրները խառնուեցան Միւսիայ, Լիւգիոյ և կարիս գաւառներուն մէջ: Եաւ Հրեանները ցըւած էին պյու երկիրներուն մէջ, ինչպէս կը տեսնուի Գործոց Առաքելոց պատմութենին և Յովենապոսէ: Նոր կտակարանին հեղինակներն Ասիոյ անսւամբ կը հանիսն կամ բոլը փաքը Ասիա, Գործ. Ժթ. 26, 27. Ի. 4. 16, 18. և կամ անթիշեւպատեան Ասիա, պյունքն Յովենայ գաւառը որպէս գլխաւոր էր Եփեսոս, և զըր նաև Սարարոն կ'անուանէ Ասիա, Գործ. Բ. 9. Զ. 9. ԺԶ. 6. Ժթ. 10, 22. Կիկերոն անթիշեւպատեան մաս կ'ենթագրէ նաև Փոխւգիա, Միւսիա, կարիս և Լիւգիա:

Ասիմիր, շառուուած էր որ Կը պատուաէր Սամարիա գաղթազ Եմաթացիներէն, Դ Թագ. Ժի. 30. Ասիս, չու ի Ասի Ասի-է, Ենգագդիի մօտ կիրծ էր, ընդ որ ելան Մաղարացիք և Ամմոնացիք Մեռեալ ծովուն եղերէն, երթարով պյու զառ վնըր ծովուն հարաւային և արեմտեան եղերէն, Բ Մեաց. Ի. 16. Նոյն ճամբով կ'երթան հիմն Արտացոցք:

Ասկազմ, ուղագուստիւն, քաղցր էր Գոյշացւոց երկրն մէջ Ասեւոգդի և Գաղպայի մէջտեղ, Միշերիական ծովուն եղերը: Ցեսմահուան Ցեսմահուայ Յուգայի ցեղն առաւ Ասկազմն, որ յեւայ եղաւ մին ի Ծննդ պատ քաղցրաց Գոյշացւոց, Դատ. Ա. 18. Ա Թագ. Զ. 17. Բիշարատուն պյունքն էր նկարագրքը Ասկազմի պյումուն վիճակը: “Ասկազմն էր մին ի պանծալի նախարարութեանց Գոյշացւոց: Հիմա անոր պարփակներուն մէջ բնակիչ չկոյ, և Զաքարեայ մարգարէութիւնը կատարուած է, ‘Գաղպայէն թագաւորը պիտի կարուի, և Ասկազմն պիտի շրիակուի,’” Զաք. Բ. 5.

Ասան, Միւսիայ նաւահանգիստն

էր, հիւսիսէն լեռապո կզըւցյն զիմացը : Աստի նաւարկէց Պօղոս Միավինէ երթալու, Գործ. ի. 13. Հիմա սղորմէլի գիւղ է, և Պէյրամ կը կոչըւի :

Ասորդան, որդի Սենեքերիմայ, և անոր յաշորդ Ասորեստանի թագաւորութեան, Դ Թագ. ԺԹ. 37. իս. Լի. 38. 896 ին նախ քան զիր. : Սուրբ Գրոց մէջ անոր զրայ սաշափ միոյն կ'ըսուի թէ գաղթականներ զրկեց Սամարիա, Եղր. Դ. 2. կը կարծուի թէ արտաքին պատմութեան մէջ Սարգանարադ կոչուածն է, Ասորեստանի վերջին թագաւորը, իւր զեղիսութեան և մեղիս թեան կոշմանէ նշանաւոր . Երբ Նինսւէ պաշարուեցաւ և մօտ էր տանուիլ, Ասորդան իւր սկրինները և գանձը ժաղվելով յարբունի՞ կրակի տուաւ պալտու և կորսուեցաւ հանգերձ իւրայովք :

Ասորեստան, անուանի երկիր և թագաւորութիւն, իւր անսւան առաւ Սեմոյ երկրորդ որդիէն Ասորէ որ այն կողմէրը բնակեցաւ, Մննդ. Ժ. 22. Սուրբ Գրոց մէջ Ասորեստան բառը կը գործածուի երեք նշնաւ կութեամբ . այսինքն :

1. Հին և բուն Ասորեստան որ Տիգրիսի եղբայրն էր, ի մէջ Արարատայ, Սուրիանայ և Մարաց, և կ'երկի թէ կը պարունակէր վեց գաւառ զորս Ասորեստանի կ'ընծայէ Պտղոմէէս, այսինքն՝ Արատաքիս, Արքապատական, Արքանդիս (այժմ Երզիլ), Քաշքանէն (ըստ Երբ. Քաղաք, Դ Թագ. Ժ. 6), Արքոնիսիան և Վիտտակենէ : Ասորեստան այն երկիրն է որ հիմա մեծաւ մասամբ կը պարունակէսի գիւրտիստանի և Մուսուլի փաշյութեան մէջ : Վերյիշեալ գաւառներէն Արգամատական պաղաքերացընը և կարենորագյնն էր . այս գաւառնի մէջ էր ակրութեան մայրաքաղաքը նշնաւէ, և կը թուլի թէ Ասորեստան բառը, յանձնուկ միտո, այս գաւառը միայն կը նշանակէր :

2. Աւելի յաճախ, Ասորեստան կը նշնաւակէ Ասորեստանի թագաւորութիւնը, հանգերձ Բարելնիւր և Միագետագ միջնէ Եփրատ : Եսայի բոլոր Ասորեստանի աեղ կ'առնու այս բա-

ռը, Ես. ի. 20. Ը. 7. Մննդոց Բ. գլուխն 14 համարին մէջ յիշուած Ասորեստան ոչ թէ բուն Ասորեստան, այլ Ասորեստանի թագաւորութիւնը կը նշանակէ, քանզի Տիգրիսի համար ըսուած է հոն թէ : "Ասորեստանի որևէ լւան իշմէ կ'երթայ." 3. Ասորեստանի աերութեան կործանելէն ետքն ալ, Ասորեստան կոչուեցան այն երկիրները որ առաջ Ասորեստանի թագաւորութեան հպատակ էին, այսինքն՝ ա) Բաբելոն, Դ Թագ. ի. 29. Երեմ. Բ. 48. բ) Գորոկաստան, Եղր. Զ. 22. Եղրասոյ այս համարին մէջ Դարեհս կը կոչուի թագաւոր Ասորեստանի :

Ասորեստանի նախին պատմութիւն մթսւթեամբ պատածն է : Աըրազան պատմութենէն գիտենք որ Ասորեստանիք մեծ ազգ էին : Դատաւորաց ժամանակ հորայէլ նուանցաւ Ասորեստանի թագաւորէ մը, և թագաւորաց ատեն Ասորեստանցւոց զօրութիւնը շարունակ պատմալիք էր : Ասորեստանի թագաւորուրը, Փուլ, Մանայսմի թագաւորութեան ատեն արշաւեց հորայէլի երկիրը : Թագլամբժիշտաղասար օգնեց Աքազու Ասորւց գէմ որ դաշնակից էին հորայէլի տան ցեղերուն հետ : Սազմանասար եկաւ հորայէլի վրայ, յաղթեց Ովսէէի և նուանենով հարկատու ըրաւ զանի : Բայց Ովսէէ ուզելով լսւծը թօթափել, Խորհնեցու Եփողոտունի թագաւորը գաշնակից ընել իրեն, և հարկէ առ զայցաւ : Այլմանաստոր հասկնալով հորայէլի թագաւորին այս գտղունի խորհուրդը, նորէն յարձակեցաւ հորայէլի վրայ, Սամարիա առաւ, թագաւորը կապեց զգթայիւ, ուղղովուրդը գէրի ապրաւ Մարաց երկիրը, և վերջ առաւ իսրայէլի տան ցեղերուն թագաւորութեան : Ցորդանանու առելեան կողմէ բնակող երեք ցեղերն արդէն գէրի տարուած էին թագլամբժիշտաղասարէ ի Մարատանան, երբ այս թագաւորը զԱքազ և Յուգայի թագաւորութիւնն ազատելու համար գալով աւերեց հորայէլի երկիրը : Ասորեստանի ուրիշ մէկ թագաւորը Սենեքերիմ եկաւ Յուգայի երկիրը մեծ զօրութեամբ առ Եղեկիցիւ,

բայց հրաշիւք յաղթուեցաւ : Անոր որդին և յաջորդն Ասորդան աւերեց Յուդայաստան Մանասէի օրով , և շղթայսկազ Բարելոն տարաւ յաղթեալ թագաւորը : Այս ժամանակէն եղարք Ասորեստանի թագաւորութիւնը յանկարծ կը տկարանար : Անոր վերջին թագաւորն էր մեղին Մարդանաբաղ , թու . իդ . 22 : Ասորեստանի թագաւորութեան մայրաքաղաքն արեւելեան աշխարհին հայակաւոր մայրաքաղաքաց մին էր : Տես Նինուէ : Բայց այս քաղաքը վերջապէս ինկաւ Մարաց ձեռքը , աէրութիւնը բաժնուեցաւ Մարաց և Բարեացւոց , և Ասորեստանի անսանն այնուհետեւ մոցուեցաւ :

Ասուերոս , նոտար : Ընդհանուր սիազուն էր Սուրբ Գրոց մէջ յիշուած Մար և Պարսիկ թագաւորաց :

4. Այսպէս կոչուած է Դարեհի Մարի հայրը , Դան . թ . 1 : Հաւանականագոյն կարծիքն է թէ այս ա-

նունը հսո կը հայնակէ զԱժդահաչակ , Վիրոսի հաւը : Տես Դարեն լլ . :

2. Ասուերոս մը յիշուած է նաև Եղարաւայ մէջ , Եզր . Դ . 6 , որդին և յաջորդ կիւրոսի , հաւանականապէս կամքիւսէն որ թագաւորեց եօթն ու կէս տարի 529 էն սկսեալ նախ քան զիր . :

3. Ասուերոս էր նաև զՍմթեր կին առնող թագաւորը , հաւանականապէս Քսեղքսէն : Մեկնիշք միաբան չեն , և կը հասկնան այս անուամբ բոլոր Պարսից թագաւորները : Բայց Պարսից միւս թագաւորները յանուանէ յիշուած են Սուրբ Գրոց մէջ , կամ գէթ որոշ ցուցուած են թէ ով են : Բայց Քսեղքսէն յիշուած չէ բայց եթէ ոյս անուամբ : Բաց առ ուրագոյն քննութիւնը կը ցուցընեն թէ Երրայեցերէն բան Ասուերոս Քսեղքսէնի Պարսիկ տիունէն շինուած է , քանզի Քսեղքսէն անունը Պարսիկէնին ազաւաղետն է ի Յունաց : Տես Եսրեք :



Ասպարեզ : 1. Դաւկասու մէջ , իդ . 13 , այս բառը կը նշանակէ հեռաւորութեան չափ մը , և էր հաւասար Հռովմայեցւոց ստադին , կամ 606 ։ Անգիւական սոք , և կամ 185 մերգոյ :

2. Յունաց և Հռովմայեցւոց մէջ պյլեայլ խաղեր հաստատուած էին ի պատիւ իրենց աստաւածներուն , և երիտասարդները մարմնոց զօրութեան և առօդութեան և պատերազմի անվիճերութեան և քաջութեան կրթելու : Այս խաղերը կը կատար-

ուին որոշեալ տեղեր և ժամանակներ մեծ շքով . Անուանի քաղաքագէտք , օրէնսդիրք և թագաւորը կը մասնակցէին այս խաղերուն , և քան զամենայն պատիւ մեծ կը համարուէր լոկ թափնաւյ , ձիթ ենւոյ , եղենոյ կամ ազաւաղեյի պահով մը զասկուիլ առաջի մեծ բազմութեան կայսից որ կը փութային պատուել յաղթողը : Այս խաղերը ոսրինելու կրթութիւնները շատ խիստ էին , և որեկից տըշկարացուցիչ բան ընել արգելեալ էր : Այսպիսի խաղուց հաչակաւո-

բագոյներն էին կորնթոսի պարտանացին, իսթմոսի, խաղերը, ուստի և իսթմեանց կոչուեցան։ Առոնք կ'ակնարկէ Պօղոս կորնթացւոց թուղթին մէջ, Ա կորնթ. թ. 24-27։ Հետի արշաւն յետին կարգի խաղ էր. ուրեմն խաղերն էին կառարշաւը, գոտեմարտը, բանամարտը, վազը, և անուր կամ նիդամ արձակել։ Հետի արշաւն օրինակ է Քրիստոնէական կենաց, քանզի, ինչպէս այն խողերուն մէջ նոյնակն հոգ կոյ, անձնուրացութիւն, մարմինը զսպել, ամէն աշխարհային ծանրութիւն մէկդի նեսե, հազարաւոր հանդիսատեսոց և անոնց մէջ կանխաւ զոտիեալ յաղոզներուն արշաւանքը դիտել, և հուսուրեմն ընդունի փառաւոր մրցանակ, փիլ. 7, 8. Եբր. ժ. 13. Բ Տիմ. 7, 8. Եբր. ժ. 1.

Աստարպէ, առշ ըստ Յունաց Աստարա, էր աստաւածուհի Փիլինիցեցւց, Դ Թագ. իդ. 13, որոյ պաշտօնը մասնաւծ էր նաև Խորայելացւց և Փղշաւցւց մէջ, Գ Թագ. ժ. Ա. Թագ. ի. 3. Լ. Ա. 10: Հասարակորէն Բահազի հետ կը յիշուր, Դաս. թ. 13. Ժ. 6. Ա. Թագ. ի. 4. Ժ. Թ. 10: Այս աստաւածուին յային ուրիշ Երայսեցերէն անսան էր Աշերահ, ոյսինքն Երջանիկ, բախասաւր, կամ լոկ բախտ։ Այս անսանը Սուրբ Գրոց մէջ հասարակորէն կը թարգմանուի “անտառ” բայց երեկիլի մեկնիչք պոյ նշանակութիւնը յարմար չեն գտնեն ոչ բախն սուտանանութեանը ու ոչ հօտքին իմաստին։ Աստարասոյ անսաններն երբ յոդնակի կը դործածուին, շատ անգամ կը նշանակեն Աստարասոյ պատկերները կամ արձանները, միշա սա բառերով, կանդնել, կործանել, խորտակել, պյալքն հանգերձ։ Աստարասոյ պաշտաման հետ կից էին անտառակ ցոփսւթիւններ, և անոնք որ զիրենք հրապարակաւ իմաստեան կու առյին, պյու և կին, պյու աստուծոյն նուրիեալ կը կարծուեին։ Տես Դ Թագ. իդ. 7. բաղդատէ ևս Ղետ. Ժ. Թ. 29. Բ Օր. իդ. 18.

Ինչպէս որ Բահազ կամ թէլ, արեւելան գիցարանական աստեղագի-

տութեան մէջ, կը նշանակէ բախտին արու աստղը, Արամազդ կամ լուսնթագ կոչուած մալորակը, նշյալդէս Աստարպիթ կը նշանակէ բախտին էդ ասազը, Աստղիկ կամ Արուեակ կոչուած մոլորակը։ Իսկ այն կարծեաց վրայ թէ Բահազ կը նշանակէ զարեկան, և Աստարպիթ՝ զլուսին, առև Բահազ բառին մէջ։ Բաղդատէ Երեմ. ի. 18. ԺԱ. 13. Խ. 17, 18. Եզէկ. ժ. Զ.

Աստարպէ կառնայիմ, Աստարտ Եթէլլիւր, Ծննդ. Ժ. 5, կամ պարզ Աստարպիթ, Բ Օր. Ա. 4, Բասանութագաւորին Ովգոյ քաղաքն էր, յայնկոյ Յորդանանու։ Անունն անսարակոյս ելած է Աստարպիթ կամ Աստարպատ աստուծմէն, որոյ պատկերն էր կը պաշտաէին հոն մահկաւր կամ եզչերաւր կնոջ կերպարանքով։ Աստարպիթ կառնայիմ էր Մանասէի կիոյ ցեղին աշմանին վրայ, Ցես. Ժ. 31, և Ղետական քաղաք էր, Ա Մնաց. Ջ. 11։ Կը կոչուի նաև Բետաւրան, Ցես. ԻԱ. 27.

Աստեղաբաղաւրիւմ։ Այն գիտութիւնն է որ կը խօսի Երկնային մարմնոց վրայ։ Ասիոյ մէջ շատ յարգի էր և սպորական ուսումն էր ի հնաւմն։ Քաղցէացիք անուանի էին ոյս գիտութեան մէջ։ Կ'երեի թէ Հրեայք շատ անդեկութիւն չունեին ոյս ուսման, թէպէտ անոնց կիման և ապրելու եղանակը նպատուաւոր էր Երեխնիքը զննելու։ Յայտնաւթիւնը սորգեցաց էր անոնց աշխարհին արդրին ու վարիչը, Ծննդ. Ա. և գիտէին թէ մի միայն կենդանւոյն և ճշմարտին Աստուծոյ անհուն ներկայութիւնը կը լեցունէր ափեղերը փառք. գիտութիւն մը որ ուրիշներուն բոլորովին անծանօթ էր, Ապղմ. Ժ. Թ. Ես. թ. 26. Ամազո. Ե. 8: Սուրբ Գիրը, որոյ նպատակն աստեղագիտութիւն սորվեցնել չէ, արեգական, լուսի և աստեղաց վրայ կը խօսի մարգաց ովորտական լեզուաւ։ Սուրբ Գրոց մէջ հետեւալ համաստեղութիւնք ակնարկուած են։ Արուեակ աստեղաւան ասազ, Ես. Ժ. 12. Յայտ. Բ. 28, Հայկ և Բազմատեղք, Ցոր. Բ. 9. Լ. 31. Ամազ. Ե. 8.

Արշ. Յոր. թ. 9. լ. 32. Վ. իշապ. Յօր. իջ. 13. և Նրկանքեակ որ Հայերէն Դիտոկուրացի թարգմանուած է, Գործ. իջ. 11. և ուսւընթագ և Արուսեակ կը պաշտուէին պյելայլ անուամբ, իրեն Բահանզ և Աստարա, Գագ. և Մենի, Խո. Կի. 11. Փոյլածուն կը կոչուի Նարաւ, Խո. Խջ. 1. Երեակ կը կոչուի Քիւուն, Ամնվ. Ե. 26. և Հրատ Ներդաղ, Դ Թագ. Ժի. 30. Տես Կուռք և Աստ.

Աստեղագետ, Խո. Խի. 13. այսինքն Քաղդեայ: Քաղդեայք կը զբնդէին ապագուն գուշակել լւսնի երկային:

Աստինաններաւն երգը, Հնգեաստն ապամուաց վերնագիրն է, Ճի. ասղմանէն մինչե Ճի. ասղմանը, ոյս վերջինն ևս ի միասին: Այս վերնագիրն վրայ մեկնիչք պյելայլ կարծիք ունին, հաւանականագյունք են հնետեեալք. Նախ, ըստ ոմանց, աստիճանաց երգեր էին այն ասղմանները զորս իրուսաղեմի տաճարը երգրատաւեան գացոցը Հրեայք կ'երգէին. աես Սազմ. Ճի. 5. բայց այս վերնագիրը կրող ասղմաններէն ստկաւոց, զըրօրինակ Ճի. ասղմանին, միայն կը յարմարի այս մեկնութիւնը. Երկրորդ, ըստ ալոց, աստիճանաց երգ բառերը կը նշանակին այն ասղմանաց մէջ աեսակ մը չափ որսվ իմաստն իրը թէ աստիճանաւ կ'ելլէ, այսինքն երգին մէկ անդամին կամ տան մէջ ստեղ կը կրկնուին պյի խօսքերը որսվն նախունիքաց անդամը կը վերշանայ: Այսպէս է Ճի. Ասղմանին մէջ:

1 Աչքեր գեղ ի լինանը պիտի վերցնեմ,

Ուսկից որ Է՛տնանիւն պիտի գոյ:

2 Ի՞ պիտինան Ցըրջմէն է, Ան որ երկինքը ու երկիրը առեղծեց.

3 Անիկա քու ոսքք շողացնէ, Ու քու Պահուղանդ վնանայ:

4 Ահա Խորյունի Պահուղանը

Գիտի շմբագէ ու պիտի շնանայ: Բոյց այս մեկնութիւնն առ չի յարմարի բոլոր աստիճանաց ասղմաններւն:

Աստ. Աստեղք բառով Երրայեցիք կը հասկնային բոյցը համառակային լւսութիւնները, մալքանինը և երկ-

նից լուսաւորները բաց յարեգակնէ և ի լուսնոյ: Սաղմանարգուն Աստուծութիւնը և ամենինիմաս գիտութիւնը բարձրացնելու համար կ'ըսէ. "Ասոզերուն թիւը կը համրէ, անոնց ամէն ալ իրենց անուններով կը կանչէ, "Սազմ. Ճի. 4. Ասուած նմանուուծ է թագաւորի մը որ հանդէս կ'ընէ իւր զօրաց, և գիտէ իրագրանշներ զինուորի անդւնը: Գրիստոս կոչուած է "առաւատեան աստղ, "որ երկնից լուսաւորաց մէջ պյեջաւագոյնն է և կը աեսնուի ցորեկը, Ցպատ. Խի. 16. Տես և Թու. Խի. 17. Հաս մեծ աճում կամ բազմապատկութիւն ցուցնելու համար Սուրբ Գիրք երկնից աստղերը կամ ժողին աւազը նմանութիւն կը բերեն, Մենի. Ժի. 5. Խի. 17. Խջ. 4. Խլ. Լ. Բ. 13. Աղետից և հասարակաց թշուառութեան ժամանակներու համար կ'ըսուի թէ աստեղք իրենց լոյսը չեն տար, մատիով կը ծածկին, կը թօթափին երկինքնէն և անհետ կ'ըլլան: Այս պյտուական խօսքերը, որ պդերուն կառավարող զօրութիւնը կ'ակնարկնէն, պարզուելով կը ակարտան:

Աստղ արեւելքի մէջ: Մեծապէս արժանի և ուշագրաւութեան որ, երբ Գրիստոս աշխարհը եկաւ, ոչ միայն Հրեայք անձկաւ կը սպասէին Մեսիայի պյել հեթանոս երկինքներու մէջ շատր նշանպիսի յշսեր կը տածէին, ամանը վասն զի Հրեաց մարդարևութիւնները լսած էին, պյութ վասն զի Փրկչի մը պէտքը կը գտալին, ամանը ևս բացէ ի բաց Աստուծոյ յայնութեամբը: Արեւելքէն եկաց մագերն, ինչպէս կ'երեւ, ոչ միայն սորված էին թէ արքոյազուն և աստուծպին անձ մը պիտի ժնանէր Հրեաստանի մէջ, պյութ գրանչելեցք յօւզարկուեցան ի թեթզէնէմ ոգերեռութական լուսով մը, որ գեղ իրենց գէմ եղեալ աեղը կ'առաջնորդէր անսնց, Մատթ. Բ. 9: Անուանի աստեղագէտն Քըրլէր կ'ըսէ թէ Լուսնթագ և Երեակ կոչուած մայորակները Գրիստոնէտկան թուականէն վեց տարի առաջ մէկ գէմ վրայ պատահած են, և այս եր թերեւ պյի աստղը զոր աեսան մողերն

բագոյներն էին կորնթսի պարանոցին, իսթմոսի, խոտերը, ուստի և իսթմաներ կոչուեցան: Ասոնք կ'ակնարկէ Պօլոս լորնթացոց թուղթին մէջ, Ա կորնթ. թ. 24-27: Հետի արշաւն յետին կարդի իսպ էր. ուրիշ խաղերն էին կառարշաւը, գտանմարտը, բանամարտը, վազը, և անուր կամ նիզակ արձակել. Հետի արշաւն օրինակ է Քրիստոնեական կենաց, քանզի, ինչպէս այն խողերուն մէջ նոյնագէս հոռ կայ, անձնութացութիւն, մարմնին զսպել, ամէն աշխարհային ծանրութիւն մէկդի նետե, հազարուար հանգիստեաց և անօնց մէջ կանխաւ պատկեալ յազթողներուն արշաւնքը դիտել, և հուսկ ուրեմն ընդունի փառաւոր մրցանակ, Փիլ. Գ. 13, 14. Բ Տեմ. Դ. 7, 8. Երբ. Ժ. 1:

Աստարպէր, ուրու ըռու Յունաց Աստարտ, էր աստաւածուէի Փիլիստիւց, Դ Թագ. ԻԳ. 13, որպէս պաշտօնը մուծուած էր նաև Խարայելացոց և Փղշապեց մէջ, Գ Թագ. Ժ. 5, 33. Ա Թագ. Ի. 3. ԼԱ. 10: Հասարակօրէն Բահազի հետ կը յիշուի, Դատ. Բ. 13. Ժ. 6. Ա Թագ. Ի. 4. Ժ. 10. Այս աստաւածուէսյն ուրիշ Երրոյցեցիւն անունն էր Աշերահ, պյուինքն երջանիկ, բախտաւոր, կամ լիկ բախտ: Այս անունը Սուրբ Գրոց մէջ հասարակօրէն կը թարգմանուի “անտու”, բայց երեկի մեկիչք այս նշանակութիւնը յարմար չեն գտներ ոչ բառին ստուգարանութեանը և ոչ խօսքին իմաստին: Աստարտայ անուններն երբ յագնակի կը գործածուին, շատ անգամ կը նշանակն Աստարտայ պատկերները կամ արձանները, միշտ սա բառերզ, կանգնել, կործանել, խօսակել, պյուիքն հանդիքը: Աստարտայ պաշտամոնն հետ կից էին անտառակ ցոփութիւններ, և անօնք որ զիրենք հրատարակաւ լկութեան կու տային, պյու և կին, այս աստաւեցին նուիրեալ կը կարծուէին: Տես Դ Թագ. ԻԳ. 7. բաղդատէ ևս Ղետ. Ժ. 29. Բ Օր. ԻԳ. 18:

Ինչպէս որ Բահազ կամ Ռէլ, առեւեան գիցարանական առենդագի-

առութեան մէջ, կը նշանակէ բախտին արու ասսզզ, Արտարովդ կամ Լուսնթագ կոչուած մոլորակը, նշանակէս Աստարովթ կը նշանակէ բախտին էգ աստղը, Աստղիկ կամ Արոււեակ կոչուած մոլորակը, իսկ այն կարծեաց վրայ թէ Բահազ կը նշանակէ զարենակն, և Աստարովթ զըւուին, առև Բահազ բախտին մէջ: Բաղդատէ Երեմ. Է. 18. ԺԱ. 13. Թ. 17, 18. Եղեկ. Ժ. 2:

Աստարպէր կառանյիմ, Աստարտ Եթելլիւ-ը, Մննդ. Ժ. 5, կամ պարզ Աստարովթ, Բ Օր. Ա. 4, Բասանութագաւուրին Ուգայ քաղաքն էր, յայնկոյ Յորդանանու: Անունն անտարակոյս եած է Աստարովթ կամ Աստարտ աստութմէն, որպէս պատկերներ կը պաշտուէին հոռ մահկառու կամ եղջերաւոր կոսջ կերպարնեղով: Աստարովթ կառանյիմ էր Մանասէի կիոյ ցեղին սահմանին վրայ, Յես. Ժ. 31, և Ղետական քաղաք էր, Ա Մնաց. Զ. 11: Կը կոչուի նաև Բեենտարան, Յես. ԻԱ. 27:

Աստեղարայիսութիւն: Այս գիտութիւնն է որ կը խօսի երկնոյին մարմնոց վրայ: Ասիոյ մէջ շատ յարդի էր և սովորական սուսում էր ի հնումն: Տաղդէացիր անուսնի էին ուս գիտութեան մէջ: Լ'երեկ թէ Հրեայք շատ տեղեկութիւն շռւելին այս ուսմուն, թէ զպէտ անօնց կիման և առորելու եղանակը նպաստաւոր էր երկինքը զննելու: Յայնութիւնը սորվեցած էր անօնց աշխարհիս արարին ու վարիչը, Մննդ. Ա., և գիտէին թէ մի միայն կննդանոյն և ճշմարտին Աստուծյ անհօն ներկայութիւնը կը լիցուանէր տիեզերքը ժամանակը գիտութիւն մը որ ուրիշներուն բարձրացին անծանաթէ էր, Ասղմ. Ժ. 26. Ամազ. Ե. 8: Սուրբ Գիղը, որպէս նպատակն աստեղագիտութիւն սորվեցնել չէ, արեգական, լուսի և աստեղաց վրայ կը խօսի մարդոց սովորական լեզուաւ: Սուրբ Գրոց մէջ հետեւալ համաստեղութիւնք ակնարկուած են: Արուեակ առաւտան ասոց, Ես. Ժ. 12. Յայտ. Բ. 28, Հպկ և Բազմատեղք, Յոր. Թ. 9. ԼԱ. 31. Ամսվ. Ե. 8.

Արժ. Յոր. թ. 9. լ. 32. Վ. իշտադ, Յոր. իջ. 13, և նրանուրեակ որ Հպարեւն Դիսուուրացի թարգմանուած է, Գործ. իջ. 11. Լուսընթագ և Արուսեակ կը պաշտուեին այլեպլ անուանը, իրբեք Բահատ և Աստարա, Գործ և Մենք, Ես. իջ. 11. Փայլածուն կը կոչուի Նարաւ, Ես. իջ. 1, Իրեակ կը կոչուի Թիուն, Ամսվե. թ. 26, և Հրատա Ներդաղ, Դ Թագդ. Ժի. 30. Տես կուռք և Աստադ:

Աստեղազետ, Ես. իջ. 13, այսինքն Քաղցեայ, Քաղցեայք կը պընդէին ապագան գուշակել լուսնի երկոյթներէն:

Աստիճաններուն նրգը, Հնգեաան ապամուսաց վերնագիրն է, ձի. ապամուն մինչեւ ձլ. Դ. ապամուր, ոյս վերջինն ևս ի միասին: Այս վերնագիրն վըսց մեկնիք այլեպլ կարծիք ունին, հաւանականագյշը են հետեւալք: Նախ, ըստ ունաց, առափանաց երգեր էին այն ապամունները զորս կրօսասղմէն տաճարը երկրուութեան գացող Հրեայք կ'երդէն. աեւ Սազմ. ձի. 4. Գոյց ոյս վերնագիրը կրոգ սաղմօններէն ուսկաւոց, զորօդինակ ձի. Բ. ապամունին, միայն կը յարմարի այս մեկնութիւնը. Երկրորդ, ըստ այլց, աստիճանաց երգ բառերը կը նշանակեն այն սաղմօնաց մէջ աեւսկ մը յափ որով իմաստն իրը թէ տասիճանաւ կ'ելլէ, այսինքն երգին մէկ անդամն կամ ատան մէջ ստուկ կը հիշուտին այն խօսքերը սորովք նախընթաց անդամը կը վերջանայ: Այսպէս է ձիԱ. աղմասին մէջ.

4 Աչքերս գեղ ի լինաները պիտի վերցնեմ,

Ուսկից որ ի օգնութիւն պիտի գոյ: 2 Ես օգնութիւն Եթրոյմէն է, Ան որ երիմքը ու երկիրը տաեղանց: 3 Անիկա քու ուրդ չդոզացնէ, Ու քու Գահուպադ լինանոյ: 4 Ահա Խարայիլի Գահուպան:

Պիտի շնրափէ ու պիտի լինանոյ: Բայց այս մեկնութիւնն ալ չի յարմարէր բայց աստեղազետ ապամուններւն:

Աստադ: Աստեղք բառազ կրօսայիք կը հասկնային բորոք համատեղութիւնները, մոլորակները և երկ-

նից լուսաւորները բաց յարեգակնէ և ի լուսնոյ: Սազմոներգուն Աստա-նոյ զօրութիւնը և ամենիմասա գիտութիւնը բարձրացնելու համար կ'ըսէ: "Ասազմերուն թիւը կը համբէ, անոնց ամէնն ալ իրենց անուններովդէ կը կոնչէ, Սազմ. ձի. 4. Ասու-ւան նմանցուած է թագաւորի մը որ հանդէս կ'ըսէ իւր զօրաց, և գիտէ իւրաքանչիւր զինուարի անունն: Քրիստոս կայուած է "առաւոտեան աստադ", որ երկնից լուսաւորաց մէջ պայծառադյնն է և կը տեսնուի ցորեկը, Ցպյա. Խթ. 16. Տես և Թու. իջ. 17. Համ մեծ անում կամ բազմապատկութիւն ցուցնելու համար Սուրբ Գիրք երկնից լուսազերը կամ ծովին աւազը նմանութիւն կը բրեն, Մենք. ԺԸ. 5. իջ. 17. իջ. 4. Ել. Լի. 13: Աղեաից և հասարակաց թշուաւութեան ժամանակներու համար կ'ըսուի թէ աստեղք իրենց լսուր չեն տար, մութօվ կը ծածկին, կը թօթափին երկնիքն և անհետ կ'ըլլան: Այս պլատ անական խօսքերը, որ ազգերուն կառավարող զորութիւնը կ'ակնարկն է, պարզուելով կը տկարտանան:

Աստ արեւելքի մեզ. Մեծապէս արժանի և ուշագրութեան որ, երբ Քրիստոս աշխարհք եկաւ, ոչ միայն Հրեայք անձկաւ կը սպասէին Մեմփայի պլյակ հեթանս երկիրներու մէջ շատը նոյնպիսի յզուր կը տա-ծէնն, ամոնք վան զի Հրեցից մարդարկութիւնները լուս էին, պլյակ վան զի Փրկին մը գէւօքը կը գդալին, ոմնից ևս բայց ի բոց Աստուծոյ յայտնութեամբը: Արեւելքն եկող մոգերն, ինչպէս կ'երկի, ոչ միայն սորված էին թէ արքայալուն և ասու-ւածոյին անձ մը պիտի ծնաներ Հրեաստանի մէջ, պլյակ որանչելիք յազգափուեցան ի Բեթղեհէմ օգերեալթական լուսով մը, որ գէղ իրենց գէմ եղեալ անցը կառաջնորդէր անսնց, Մատթ. թ. 9: Ան-աւելի աստեղազէտն վերը կ'ըսէ թէ Լուսնթագ և իրեակ կայուած մոլորակները Քրիստոնէական թօւա-կանն վեց տարի առաջ մէկ գէի վեց պատահան են, և այս եր թերեւս պին ասուզը զոր աեւսան մոլորեն

արեւելքի մէջ. բայց որրազան պատմութեան խօսքն այս չի ցուցներ. Տես Մօգեր.

Աստուծած: Այս անունը կու տանձք այն յաւիտենական, անսահման, կատարեալ, և անհասանելի էափին, արարչին ամենայնի, որ կը ինամէ և կը վարէ զամենայն իւր ամենակայ զօրութեամբը և ի իսաստութեամբ, և է միմիայն արժանի երկրպագութեան. Աստուծոյ բուն Երրայեցերէն անունըն է ինովա որ կը նշանակէ Ու Եւ. Բայց Հրեայք առ յարդանաց կը զգուշանան բերան առնուլ այս անունը, ու ուր որ Մուրը Գրոց մէջ կը զատահի այս անունը, փախանակ այնի կ'ըսեն Աղանայի, Տեր. Իոկ Փախանակ Աղանայի ինովայ, այսինքն՝ Տեր Եհուզ, անուան՝ կ'ըսեն Աղանայի ինամիմ, որ է Տեր Առառած: Այս առվորութիւնը, որ սնազաշատ կան է, շատ հին է, այսինքն գարերով յառաջ քան զբրիստոս. բայց բառական պատճառ չկայ կարծեալ թէ այն սովորութիւնը կար Հին կտակարանին ներշնչեալ հեղինակներուն ժամանակ, բայն Աստուծած նշանակող բան է ինամիմ որ յոդակի է, և այսպէս գործածուած է Աստուծոյ բազմապատիկ կատարելութիւնները նշանակելու համար, կամ, ինչպէս սմանձ կը կարծեն, Աստուծածութեան մէջ Երրայրութիւնը ցուցնեալ համար. Ենց Գ. գլխոյն և համարին մէջ կը պատճեսի թէ երբ Ծովսէն հարցուց Աստուծոյ թէ ի՞նչ էր անունը, Աստուծած պատասխանեց. Ես եմ Ու Ես կամ, Եմ ինչ որ եմ. Այս երկու ձեն ալ կը ցուցնեն թէ Ենովա է և գոյ ի յաւիտենից, և թէ անհաս է ընսութեամբ. Ու Ես է կ ինովա միենայն նշանակութիւնն ունեն:

Սուրբ Գիրք Աստուծոյ գյուղաթիւնը ենթադրելով կ'ըսէ. “Սկիզբէն Աստուծած երկինքն ու երկիրը ստեղծեց.” և նյոյ իոկ Սուրբ Գիրք սմենէն երեկու ապացոյն է Աստուծոյ գյուղաթեան, ինչպէս նաև մեր գրեթաւոր ուսուցիչը մեզի Աստուծոյ ընութիւնն ու կափքը ճանչցնելու: Խօսք կը դնէ արարածոց համբ շրթանքը, և ոչ միայն կը յայսան զԱստ-

տած անօր գործերսն մէջ, պյուն անօր Նախախնամութեան եղանակները կը ցուցնէ. կը ցուցնէ նաև անոր փառաւոր յատկութիւնները, անօր օրէնքը և շնորհքը, և զմարդիկ նշմարիտ և գրկարար հաղորդակցութեան մէջ կը դնէ անօր հետ. Կը յայտնէ մեզի զԱստուծած իրեւ հոգի, միմիայն ի բնէ յաւիտենական էւթիւն, անծին, անսահման, կատարեալ, և անփափի ի զօրութեան, յիմաստութեան, ի գիտութեան, յամենուրկութեան, յարդարութեան, ի օրրութեան, ի ճշմարտութեան, ի բարութեան և յողըրմութեան, ի մի միայն Աստուծած, բայց երեքանձնեայ, Հայր, Որդի և Հոգի Սուրբ. և այս զանազանութիւննը՝ Մի յիշիս, անօր ուրիշ յատկութեանց պէս, ի յաւիտենից է: Ինչն է ազգիւր, աէր և իշխան ամենայնի, կանխագէտ է ամենայնի և յառաջագոյն կը սահմանէ ամէն բան, և յաւիտենական դատաւոր և իրարա ամեննեցուն: Ճշմարտ կրօնից հիմն է ճշմարտ աստուածանոթութիւնը, որ է զԱստուծած ի վեր քան զամենայն սիրել և հաւատարութեամբ հնազանգել անօր: Տես և Յիսուս Քրիստոս, և Սուրբ Հոգի:

Աստուծածներ: Աստուծած կամ աստուածներ բառը, Երրայեցերէն ինամիմ, շատ անգամ կը գործածուիր Գրոց մէջ ցուցնելու համար ստեղծեալ անձի մը, զրօրինակ հրեշտակի կամ իշխանի մը, զօրութիւնը, պաշտօնը կամ գերազանցութիւնը, Ել. Իթ. 20. Սաղմ. ԶԶ. 8. Ղ. Ե. 7. Նշն բառ կը նշանակէ նաև հնթանոսաց սուս աստուածները: Ասոնք շատ ենթթուավ, և կը արուեին անունը այլ կերպով, անուններին համար արիտ սուսներ որ կը նշանակէին ունայնեաթիւն, ստութիւն, պյուն հանամար անառանք, պյունքն հանդիր: Աստուծածացեալ երեսները կամ արիտ սուսներ ու կափքներն առեկապին, լուսին, և բնական զօրութեանց երեսները: Իրեւ աստուծած կը պաշառէին նաև անհամար անառանք, վախճանեալ մարդիկ, պյեսլ տիր, կարիք և վիճակք մարդկան, և ինչ որ երկիւզ, չեշառութիւն, չարականութիւն, հըպարատութիւն կամ հանցայք կը շար-

ԺԵ : Այժմու Հնդկիներն ևս բիւրաւոր աստուածներ ունեն :

Աստուածալութ Այսպէս կը կոչուին Հին և Նոր կատկարտնէց, կամ, գիրքին բառավէն ըստնք, Հին և Նոր Ուխտին գիրքերը, ել. Ի. 7. Մատթ. Ի. 28. Առաջինն, այսինքն Հին կրակը, գրուած էր մեծաւ մասամբ Երազյացերէն, և նախնի Հրեական եկեղեցւոյն նուփրական գիրքն էր. Դանիկէի և Եղբասայ քանի մը գլուխները միայն գրուեցան Գողգէարէն. Նոր կատկարտնը գրեթէ ամբողջ գրուած էր Յունարէն, որ ընդհանուր ճանչուած լեզու էր Հրեաստանի և անոր սահմանակից երկիրներուն մէջ ուրանաւ քարոզուեցան Աւետարանը. Արողը Աստուածաշանչը բոլոր Քրիստոնէից համար կանոն հաւատայ է, ոչ թէ Նոր կատկարտնը լու. Քեղէտ Նորը մասնաւոր յարդ սենի, քանզի կը պարունակէ մեր աստուածային Փրկչին և անոր սուրբ հրամանաց և հաստատութեանց պատմութիւնը : Աստուած ներշնչեալ գիրքեր տալով մարդ անոնց ընտանի և հասկնալի լեզուաւ, կը ցուցնէ թէ կուզէ որ կարդան զանոնք մարդիկ, ոչ ուսեալք միայն, պյլեամէն մարդ, իւրաքանչիւր իւր լուզաւ :

Հին կատկարտնը կը պարունակէ երեսուն և ինը գիրք : Յովսեպս և եկեղեցւոյն Հին հարք կը յիշեն բաժանաւում մը քանի և երկու գրոց, համեմատ քանի և երկու նշանագրաց Երազյացերէն պյուգետնին : Բայց բաւկան ապացոյց չունինք կարծելութէ այս բաժանաւումը բաւն իսկ Հրեից մէջ եղաւ : Հրեայք բոլոր Հին կատկարտնը կը բաժնէին երկը մաս, պյուինք : Օրէնք, Մարգարէք և Սուրբ Մատեանք : Օրէնք կոչուած մասը կը պարունակէր Հնդամասեանը, պյուինք Սովուսի Հինք գիրքերը : Հըրենյայք բաժնաւուն ևն ասութ հաստուած հաստուած, իւրաքանչիւր օրուան վրայ, պյնակէս որ հնդամասեանը կը կարգացուի տարին անգամ մը ժաղովուանոցներուն մէջ : Երկրորդ մասը, պյն է Մարգարէք, կը բաժնուէին երկու, պյուինքն նախնի մարգարէք որ էին Յեսուայ, Դատաւու-

րաց, Ասմանէի և Թագաւորաց գիրքերը, և յետին մարգարէք, որ էին բառն մարգարէց գիրքերը բաց ի Դանիկէւ : Յետին մարգարէք կը բաժնուէին դարձեալ ի մեծ մարգարէս որ են Եսայի, Երեմիա (բաց Յնդրոյ) և Եղեկիէլ, և ի փոքր մարգարէս որ են երկուաստ կրտանք մարգարէք, թէ Նախնի և թէ յետին մարգարէնէրէն հատուածներ կը կարգացուին ժողովրդանցաց մէջ օրինաց հատուածներուն հետ, բայց պյս ընթերցուածները չեն պարունակիր բոլոր մարգարէւթիւնները, և ամէն Հրեական աղանդ տարբեր կարգաւ ընտրած է ոյն ընթերցուածները : Սուրբ Մատեանք կոչուած մասը կը պարունակէ Հին կատկարտնին Թագեցեալ գիրքերը, որ են (ըստ Մատորեան բաժնաման) Սաղմոնք, Առակք, Յոր, Երգոց Երգ, Հառութ, Ողբք Երեմեայ, Ժողովոզ, Եսթեր, Դանիէլ, Եղրոս, Նէեմիա և Մնացորդք : Հին կատկարտնին կանոնը հաւաքելու և ամբողջացնելու պատիւը Հրեայք կ'ընծայն Եղբասայ, որ պյս գործը կատորեց մասնաւոր պյուցութեամբ կամ ներշնչութեամբ Հոգւյն Արքոյ, և օդականաւութեամբ գիտուն և բարեպաշտ Հրեից իւրաց ժամանակին : Նոր կատկարտնին գրոց իւրաքանչ չիւր առուին նյին իսկ Առաքեալք, և իրրե անոնց ձեռքով ներշնչութեամբ գրուած մատեաններ հետըզ հետու հաւաքանական մի հատոր առանց անկանոն գրոց :

Սուրբ Գրոց գլուխներու և համարներու բաժանումը համեմատութեամբ նորագոյն ժամանակի գործէ, թէպէտ կ'երեւի թէ կար աւելի հին բաժանումը մը հաստուածներու : Այժմու գլուխ բաժանումը եղաւ հաւաքանական ձեռամբ Հուկոյ կարգինալի, իրը յամին 1240, իսկ Հին կատկարտնին համաներու բաժանումը եղաւ 1450 ին, և ընդունեցաւ նաև ի Հրեից : Նոր կատկարտնին պյտմու համարներու բա-

ժանուար եղաւ Հատիկերէն Վակ-
կադային մէջ, զորոյ համարներու
բաժնուած մէկ տպագութիւնը հրա-
տարակեց 1551 ին բազէրդ Սդէֆանս
անուն դիտուն Գաղփացին: Նշյն
անձը փսիկց և ամբողջացուց նաև
չին կտակարանին բաժանուածն ի հա-
մարս Վակադայի ամբողջ տպա-
գութեան մէջ զոր ի լյս բնծայեց
1555 ին: Գլուխներու և համարներու
ոյս բաժանուած եղած է մանաւանդ
կոչում ընկը գիւրացնելու համար
քան թէ ըստ իտուատին: Սասար և
կարդալու ատեն շատ անդամ ոյն
բաժանմանց չի նոյսուէր ճշմարիտ ի-
մասն ըմբռնելու համար:

Պօզոս առաքեալ առ Տիմոթէոս
երկրորդ թղթայն մէջ կ'ըսէ, “Բայոր
գիրը Աստուծոյ շաւնչն է, ո պյանիքն
ներշնչութեամբ դրսւած: Ներշնչու-
թիւնն էր Աստուծոյ Հոգւցն միջն-
ցաւ Սուրբ Գրոց մատենագիրներուն
մաքին վրայ գործուած գերբնական
ազդեցութիւնն, որոյ զորութեամբ
յիշեալ մատենագիրը ճշդիւ և ան-
գրէոյ իմացուցին Աստուծոյ կամքը:
Յիշեալ մատենագիրը մերթ կը գրէ-
ին այն բաները զօրս արդէն գտնէրին,
և մերթ մատենագրապէս յերկինուառ
կը յայտնեւէր անոնց, ինչպէս կը պա-
տահէր յոժնախ: Աստուծուային ազ-
գեցութեամբ զօրծն էր մերթ ուզզել
և արթնցնել մատենագիրը, և մերթ
լոկ հսկել անոր վրայ. նա մատե-
ւանդ յայտնի կը տեսնենք այն գըր-
ուածներուն մէջ իւրաքանչիւր մա-
տենագրի մատենուոր յատկութիւնը,
ոճը, մատաւր կարողութիւնը և ու-
րիշ պարագաներ. բոյց և պյանիքն
հանգերձ ոյսաքիւք բոյլոր Սուրբ գիր-
քերը յօրինուած են ընդ անօրուալ
առաջնորդութեամբ Հոգւցն Արքու,
Բ Տիմ. Գ. 16.

Գրիտոս չին կտակարանին գիր-
քերը կը յիշէ միշտ երբեւ անխուալ
և աստուծոյին, պյանիքն երբեւ
Աստուծոյ խոռը: Նոր կտակարանին
մատենագիրներուն խոսացուեցաւ
Հոգին Սուրբ, Մատթ Ժ. 19, 20. Յովհ.
Ժ. 26. Ժ. 13. և պյա մատենա-
գիրը ևս գրեցին և մարդարէտցան
ազգիցութեամբ Հոգւցն Արքու, Ա
կարնթ. Բ. 10-13. Ժ. 37. Գաղ.

Ա. 12. Բ Գետր. Ա. 21. Գ. 15.
Յայտ. Ա. 1. 10-19.

Ասփանեզ, Նարսուգոդոնոսորոյ
ներքինեաց գլխաւորը, Դանիկէլի
և անօր մահուակ ընկերներուն վերակա-
ցուն, որ իւր անձին վասնպավ մաս-
նաւոր խնամք ցուցուց անոնց, Դան.
Ա. 3-18.

Ապահասա, մին յարդւոց Գոռե-
րայ, Թոռնորդի Յարեթի, Ծննդ.
Ժ. 3. Աքանասեան ազդին երկիրը
կը յիշուի երեմ. ԾԱ. 27, Հոյոց
Մինի և Արարատ գտաւոներուն
հնու, և հաւանականապէս Անեա-
ծովուն մօն էր:

Ատագ, Է-Լ. Քանանացի մը որոց
կալին մէջ Երբայեցիկ մեծ սուգ ըբին
Յակորայ վրայ, Ծննդ. Վ. 10, 11.
Տես և Արեկիմիրայիմ.

Ատալիա, նաւահանգիստ ի Գամ-
փիլիս, կատարակտէս գետին եր-
րամիր: Այս քաղքին ոյցելութիւն
բրնձն Պօզոս և Բատնարաս երբ կ'եր-
թոյին Երեդայի յԱլենիոր, Գործ.
Ժ. 24: Կայ տակաւին գիւղ մը
հոն նոյն անուամբ, որոյ մօտերը մե-
ծամեծ աւերակներ կան:

Ատարավ կամ Ատարոր: Այս
անուամբ շատ տեղեր կը յիշուին
Սուրբ Գրոց մէջ, մին Ցուգայի ցեղին
մէջ, Ա. Մինաց. Բ. 51, ուրիշ մը
կամ երկուք Եփրեմի մէջ, Յես. Ժ. 2.
2, 5, 7. Ժ. 13. ուրիշ մը կամ
Երկուք Գտայոյ Երկիրն մէջ, Թու.
Լ.Բ. 3, 34: Բոպինարն գտաւ ասոնց
միջյն հետքը Եփրեմի մէջ, բարձր
ըրոց մը վրայ երբ վեց մզոն դէղ ա-
րեմտեան հիւսոսի ի բնթելոյ:

Աւել, աւելի, շատ անդամ կը
նշանակէ Սուրբ Գրոց մէջ միրոյ
նուազութիւն, Ծննդ. Իթ. 30, 31.
Բ. Օր. ԻԱ. 15. Ասակ. Ժ. 24.
Մազ. Ա. 2, 3. Ղաւկ. Ժ. 26.

Հառվ. Թ. 13: Աստուծուած արդար
և կատարեալ տաելութիւնն ունի
մեզաց և մեղաւորց գէմ, Սաղմ.
Ե. 5: Բայց ատելութիւնն ընդհան-
րապէս չար կիրք է, և ոչ որ կա-
տարեալ չէ ի ուր՝ կրնայ տաել ա-
ռանց մեղանչելու:

Ար, կը Կոչուի նաև Ռարրա կամ
Ռարքաթ Մավր, և էր մայրաքա-
զոյ Մավրու, Թու. ԻԱ. 28. Բ

Օր. Բ. Ես. Ժե. 1. Այս քաղքին անդզը որ ցարդ Ռաբրա կը կոչուի՝ բլրոյ մը վրայ է, իբր հնգետասան մղոն դեղ արեւելք ի Մեռեալ ծովէ, և ի հարաւոյ Առասնի, ոյս վերջնայն և կը Մովզրու ճամրու մէշտեղ, Արարիա, արեմանեան Ասիրյ մէջ երկիր է, ի հարաւոյ և յարեւելից Արէտասանի Հիւսիսէն հարաւ 1,500 մղոն է, և 1,200 մղոն արեւելէն արեւելքէն արեմուոք: Հիւսիսէն սահմանակից ունի իրեն Ասորւոց երկրին մէկ մասը, յարեւելից՝ Պարսից ծոցը և Եփրատ, հարաւէն՝ Արարիոյ ծովը և Պատէլմանատէպի նեղուցը, և յարեւել Կամբրի ծովը, Եգիպտոս և Պաղեստին: Աշխարհագերք զԱրարիա երկը կը բաժնեն, Անապատ Արարիս, Աղոռած Արարիա և Երջանիկ Արարիա:



ՏԵՍԱԿԱՆ ՅԱՄԱԼԻ

Անապատ Արարիա, ընդարձակ անապատ է աւագուստ, աեղողեղ ըլուրներով և արօսներով: Արեմանեան կողմն ունի Գաղատու լիաները, և արեւելան կողմէ՝ զեֆրատ, և կը ճառուի դեղ ի հարաւ: Այս մասին մէջ էր երկրին իտուրայցւոց, խմայելացւոց, կեդարու ժողովրդեան և պյուց, որ թափառական կեանք կը վարէին, և քաղաք, առևն ուրիշ որ և իցէ հառատ բնակու-

թիւն չունէին, ոյլ եին վրանարնակ: Արդի Արարերէնի մէջ ասոնք կը կուռին Պետակին: Երբ Պօղոս կ'ըսէ թէ գնաց Արարիա և գարձաւ նորէն Դամակոս, կը հասկնայ անտարակոյ Անապատ Արարիոյ հիւսիսային մուոր որ Գամասսկոսի երկրին կից է, Գաղ. Ա. 17.

Աղոռած Արարիա Պաղեստինու հարաւային կողմն է, և ունէր մայրաքաղաք Պետրա: Տես վեմ: Արա-

բեր ոյս մասին մէջ էին հարաւային նեղամայեցիք, Ամաղեկացիք, իւեացիք, պյլովքն հանդերձ: Այս ազգերն հիմա ընդհանուր անառամբ Արարացի կը կոչուին: Այս երկրին մէջ էր կադեւ Բառնէա, Գերարա, Բերսա, բէեւ, Փառան, Արադ, Հասմանա, Ուրոժ, Դեգան, պյլովքն հանդերձ, ևուեւ Սինա ըլբան թերակղզին և Մադիանացւոց երկիրը: Արարացի ոյս մասը, թէպէտ փոքրացյն քան զայլսն, հարուստ է զատմական դիպօք: Հանապետան Յոր քաջ ծանօթէր այն երկիրն: Ի Քորեք Մոփէտ անառա զորինին վասնել, և Նշալոց մեղը ուր այս աւ բարակ ձայնը: Այս մէծ և աշադին անապատին, մէջ Սինա ըլբանէն մինչեւ խօստացեալ երկիրը, Խորայելացիք թափառեցան քառասուն տարի:

Երջանիկ Արարիա աւելի ի հարաւե և յարեւելո կոյս է, անի սահման յարեւելց Պարսկական ծոցը, ի հարաւայ ովկիանոսը որ ի մէջ Արքիիկէի և Հնդկաց, և յարեւոցը՝ Կամքիր ծովը: Երջանիկն Արարիա սահմանակից շըլլալով Հրեից, պյնչափ բոտէոց չի յիշուիր Սուրբ Գրոց մէջ որչափ առաջին երկու մասերը: Սաւրոյի թագուհին որ պյշելութիւն ըրաւ Սողոմոնի, Գ Թագ. Ժ. 4, հաւանականապէս Երջանիկ Արարից մէկ մասին կ'իշեւէր: Այս երկիրը շատ հարսւած էր, մասնաւանդ համեմուք, և հիմա կը կոչուի Հենազ, Եմէն, պյլովքն հանդերձ, և Վերջին ժամանակներս երկեւի եղաւ Մէքըէ և Մէտինէ քաղաքներուն պատճառաւ որ Արարից այս մասին մէջ են:

Ըստ բնիկ պատմագրաց երկու Արարացի ցեղ կայ հան, պյսինքն անոնք որ կը պնդեն թէ կը սերին Արարից նաև կամ կանաչ էին ի վազաց Գուշ և անոր որդիրը, պյսինքն Քամայ սերունդը որ անցան նաև դիմոց, յԱրքիկէ: Խոկ Արարից միւ մասը բանած էին Սեմայ որդիրը, մանաւանդ Յեկտանեակ, Սննդ. Ժ. 25, 26: Խոմայէլ, Սննդ. ԻԵ. 13-15, և Արքահամա-

մէց որդիրն ի Քետուրոց, Սննդ. ԻԵ. 2, Եսաւայ և Ղովուայ սերունդին հետ, բանեցին Արարից այս մասը որ մօտ է Հրէաստանի: Քառասուն գարուց փոփոխութիւններէն ետքը անհնար է օրոշել թէ պյժմն անթիւ Արարացի ցեղերէն ո՞ր վերի յիշեալ նահապետաց որմէն կը սերի: Այս ցեղերն ունին իրենց աւանդութիւնները և իրենց առանձին յատկանթիւնները: բայց և պյառէս, եթէ բարուը միանդամյն նկատենք, մէկ ժողովուրդ են, ուրիշ բոլոր ազգերէ տարրերը: Յս ընդհանուր բաժանուամը միայն կը տեսնուի անոնց մէջ, որ մասնաւ քաղաքաբնակ են, ինչպէս Արարիոյ հարաւային կոզմի հնակիչ, պյլք դաշտարհնակ, անապատակեաց: Այս վերջինները թափառական են, վրանաբնակ, ջրոյ և արօտոյ համար տեղէ տեղ կը փոխուին, և յաճախ աւազակութիւն կ'ընեն: Իւրաքանչիւր ցեղ կը բաժնուի մանր ջոկերու, որ մէն մի ծեր (վշի) կամ նահապետ ունի իրեն գլուխ: Այսպէս են Պետութիւք:

Հին ատենն Արարացիք կուպացաւ էին և աստեղաց պաշոն կը մատուցանէին: Հիմա անսւամբ Մահմետական են, բայց այս կրօնիքն ուշմարանքը միայն կայ անոնց վրայ: Ուրիշ ազգերէ զատուած ըլլալով, չդրիմէ բոլորվին օտար ազգեցաւթիւններէ հաւասարներն իւրաքանչիւր մասնաւ մէջ ընթանութեան իւր պահն իրենց հին սսվորութիւնները, պյառէս որ այս ցեղերը ճանչնալը մէծ լուս կը սփռէ Սուրբ Գրոց պատճառթեան վրայ: Այս ցեղերը տակաւին մաքուր կը պահն իրենց լեզուն, և որովհետեւ պյն լեզուն շատ մօտ է իրայեցերէնի, անդին օգնութիւն կը մասուցանէ Հին կոտակարանին սւսան:

Արաբիլ: Երբայեցերէն անունը կը նշանակէ մարդասիրութիւն կամ շընորհք, իսկ յաւնաբէն տեսնուը բնական սէր, վասն զի ինչպէս կը ըստու, մէծ գումէ կը ցացնէ իր ծնողացը, և երբէք չի թաղուր զանոնք, պյլք կերպարէ և կը իսամէ զանոնք անոնց ծերութեան տենը: Զարդիս տեսնուած են արագիններ որ իրենց ձագերը կրտել ազտակուու համար

երենք ճարակ եղան բոցերու։ Ուամ-
կաց մէջ կառծիք է թէ, երբ արա-
գիլք կը չուտես երամային, և չուոյն
առաջնորդը յազնելով ետ կը մայ,
ուրիշ արտղիներ նեցուկ կ'ըլլան
խոնջելցն։ Արագինին ի բնէ գաղթող
թռչուսն ըլլալը, կամ թերես անոր
բարձր թափիք կ'ակնարկուի Երեմեայ
ը. 7 համարին մէջ։ Արագիլը ան-
դամ օդին մէջ իր որոշ ժամանակը
կը գիտէ։ Մասկու անուսը թռչուոց
կորցը կը դառն զարագիլ, Ղետ.
ԺԱ. 19. Բ ՕՐ. ԺԻ. 18. Սաղմո-
երգուն կ'ըսէ. «Արագինին բնակա-
րանը մայրերուն վրայ է» Սաղմ. Ճ. Դ.
17. Եւրոպայի կիմային մէջ արա-
գիլն ընդհանրապէս իւր բշխը կը շինէ
բարձր աշաւարակներու կամ տերա-
կաց վրայ, և կամ տառ մը յարկին
վրայ. բայց Պազեռտինու մէջ, ուր
առևներուն տանիքը հարթ է, բարձր
ծառերու վրայ կը շինէ։



Արագինին կառւցը և սրունքը եր-
կային և կարմիր են. կ'ուտէ դաշտի
մակեր, մաղսէն, իխունջ, զորս
միջաներ։ Փետուրները սպիտակ են,
միայն թեներուն ծայրերը, գլխոյն
մէկ մասը և ողդրերը սև են։ Թթի-
ռելու համար երեսուն օր կը նոտի
և չար ձու միայն կ'ածէ։ Արագիլք
օգսուսոի մէջ կը գաղթեն հարա-
պային երկիրներ, և գարնան կը դառ-
նան իրենց անզը։ Եւրոպայի և Ա-
միայի մէջ հասարակ սպովուրդը տեղ
տեղ տակաւին կը յարգէ զարագիլն
երբեք նույրական թռչուն։
Արագ, Յուդայի հարաւային ծայ-
րը բանանցուց քաղաք էր սրյա-
քնակիչ ետ մղեցին զիսրոյելացին,

երբ առաջ փարձեցին կադէսէն մէտ-
նել խռոտացեալ երկիրը, Թու. ԽԱ.
1. Այս քաղաքն յետոյ առնուեցաւ,
Յես. Ժ. 41. ԺԲ. 14. Դատ. Ա. 16.
Բարինուն գտաւ այս քաղաքն անզը
բլրց մը վրայ, Քերրունէն իբր հնգե-
տասաւն մղն գէղ ի հարաւ։

Արամ. 1. Սարբ Գրոց մէջ յիշ-
ուած երեք մարգոց անուն է, որդւոյ
Սեմյ, Ծննդ. Ժ. 22, Նաբովոյ
թռուին, Ծննդ. ԽԲ. 21, և Գրիս-
տոսի հախահարց մէկուն, Հռութ.
Դ. 19. Ա. Մնաց. Բ. 10. Սատթ. Ա.
3. Ղուկ. Գ. 33.

2. Գրեթէ համանուն է Ասորիք
բառին։ Երրոյեցիք այսպէս կ'ան-
ուանէին այն երկիրը որ հիւսիսային
արեկեւան կողմէն սահմանակից եր
Պաղեստինու, և կը ձգուեր Տիգրի-
սէն մինչև Միջերկրական ծով, և
հիւսիսային կողմէն մինչև Տաւրոսի
գոտին։ Կոչուած է Արամ, յանուն
Արամայ որդւոյ Սեմյ։ Այս մէկ-
նութեամբ Արամ կը զարուատիւր
նաև զՄիջերկետո, զոր Երրոյեցիք
կը կոչէին Արամ Նահարայն, պյու-
նիքն Արամ է հէ Երիսոց գետոց, Ծննդ.
Խ. 10, կամ Փատոս Արամ, պյու-
նիքն գալու Արամայ, Ծննդ. Խ. 20, ի լուսանց։ Արամայ արեմէ-
տեան մասին մէջ այլինչը քաղաք-
ներ իրենց անունները տուին իրենց
բոլորտիքը գտնուած երկիրներուն,
ինչպէս՝ Դամասկոսի Ասորիք. Բ. Թագ.
Բ. 6, Մաաքոյի Ասորիք, Բասունի
մաս, Ա. Մնաց. ԺԹ. 6, Գեուսուր,
Յես. ԺԲ. 5. Բ. Թագ. ԺԵ. 8, Սու-
բայի Ասորիք, Բեթրոսորի Ասորիք,
Բ. Թագ. Ժ. 6, 8: Ալոնցմէ մանձը
Նզը աէրութիւններ էին, և սունց
պատերազմ կ'ընէին Խորայելացաւոց
հետ։ Դաւիթ նուանեց զանձնք և
հարկատու ըրաւ, և Սողոմնի պահէց
վերին իշխանութիւնն այն աէրու-
թեանց վրայ, Յես Սողոմնի կորու-
սին Խորայելացիք իրենց աղջեցու-
թիւնն անձն անցը վրայ, բաց ի Յերբրո-
վամյ Բ. է. Տես Սիւրիի։ Արա-
մէտական լեզուն, որ շատ նման էր
Երրոյեցերէնի, Փաքր առ Փաքր Փո-
խանակեց այս վերջինը, և Հրէսատանի
մէջ խօսւած լեզուն էր Գրիտոսոնի
ժամանակ։ Մուսուլիմ մաս Ալսորի


Քրիստոնեայք տոկաւին այս լեզուն
կը խօսին :

Արատներ , թերութիւնք կամ
խեղութիւնք որ անյարմար կ'ընէին
զմարդիկ ի քահանայաւթիւն , և զա-
նատունն ի զո՞ս : Այս թերութիւն-
ները կը յիշուին Ղետ . ԽԱ . 18-20.
ԽԲ . 20-24 . Օրէնքին այս պատուէրը
կ'ահարկէր մեր գաւանութեան այն
ՄԵծ քահանայապետը որ մատոյց
զանձն Աստուծյա անարատ :

Արարատ , անուն է մի կեդրոնա-
կան գաւառի , Երասի գետին և

վահայ և Ուրմիոյ ծովերուն մէջ-
անդ , Դ թագ . ԺԹ . 37 . Ես . ԼԵ-
38 : Երբեմն կը գործածուի փո-
խանակ Համօրէն Հայոց , Երեմ .
ՄԱ . 27 : Տաղանը նոտաւ Արարա-
տոյ լեռներուն վրայ , Մննդ . Ը . 4 :
1831 ին Ամբրիկացի միսիոնարը Մը .
Սմիթ և Տուալլիթ այցելութիւն ընե-
լով այն կողմեր , անցան Արարա-
տոյ գաւառէն : Մը . ՍՄԻԹ լեռ-
ները կը նկարագրէ հետեւալ կեր-
պով .

"Անցանք այն պերճ լերան մօս զոր



ԱՐԱՐԱՏ ԵՆԱՌԻ

Հոյք Մասիս կ'անուանեն , իսկ Եւ-
րոպացիք ընդհանրապէս Արարատ :
Աւելի քան քսան որ կը տեսնէինք
այս լեռը միշտ , երբ օդը միդապատ
չէր : Արարատ ունի երկու ծոլոր ,
մին շատ աւելի բարձր է քան զմի-
սըն , և կից է գոտույ մը որ կ'երթոյ
գէոյ ի հիւսիսյին արևմուտք և գէոյ
արևմուտք , և թէպէտ բարձր է ,
բայց ոչ այնշափ մինչեւ ծածկել պին
հիւսիսյի գոտպաթը : Համեմուանէն ,
ոյսինքն իրը 100 մզոն հեռու յԱ-
րարատոյ գէոյ հարաւային արեւելք ,
մինչեւ դադարը կը տեսնուի կատ-

ժեւ բարձրացեալ ի վեր Երասիոյ
հավանին մէջէն : Կ'ըսուի թէ Արա-
րատոյ բարձրութիւնը 16,000 սաք
է . Անոր գագամթը ծածկող մշտըն-
ջենաւոր ձիւնը երբեմն մեծ քա-
նակութեամբ բրդելով կ'ինայ մին-
չև սարրոտն , ահազին ձայնիւ . Թթա-
գացնելով երկիրը սկիզ ընդհա-
ներկացարժէ : Մեր այցելութեան
առանձն ամենող լեռը սպիտակաց-
եալ էր ձեւամբ : Արդարին ոչ միզին
Արարատոյ , ոյլ և աշխարհին ու-
րիշ մասերուն մէջ ուր որ շրջնցայ ,
շանեայ լեռ մը որպան աւելի վայելը

քան Արարատայ հին և նոր աշխարհի մէջուեղ անցք ըլլալու պատիւր : Եթշեցի մարդկային ազգը նորէն կենացնազ այն ընտանիքը որ ժամանակաւ գտնաթք . և մինչ էի Երասմոսյ հոգտին մէջ, կը թուէր ինձ թէ ույցելութիւն կ'ընէի մարդկային ազգին երկրորդ որդոցին :

Արարատ լեռան պյուղութիւնը ըրաւ 1829 ին Բարբոր, որ ստեղ գործեց անոր գագաթը ելլեւ, և վերջապէս հասաւ մինչեւ 17,200 ոոր ի վերց քան ծովուն երես : Արարատ ունի հարաբերոյ նշաններ, և 1840 ին անոր մէկ մասը վլաւ սաստիկ երկրաշրժեւ :

Արքա, մին ի նախնեաց նշակոյ, և հիմնէլ Գերրոնի, որ առաջ կը կոչուէր այս անձին անուամբ Արդայի բաղաբ, Յեւ. ԺԵ. 13 :

Արգովք, քաղաք ի մէջ Բասանու և Մանասէի Երկրին, Ցորդանանու արևելեան կողմէ : Այսպէս կը կոչուէր անե շրջակոյ երկիրը : Եր շատ պաղաբեր, և ունենակ ժամանակ մը վաթսուն պարագաւոր քաղաք, զոր առաւ Մանասէտն Յայիր, և որ կոչուեցան անոր անուամբ Յայիրի քաղաքներ, թ Օր. Գ. 4, 13, 14. Գ. Թագ. Գ. 13 :

Արդարացնել Երր կ'ըսենք Ասուած կ'արդարացնէ մեզաւորը, ըսել կ'ոտքներ թէ Աստուած մեզաւորին հետ կը փառակ իրրե ընդ անմեղի, և կ'աղատէ զանի մեղան հետեանքին : “Հաւատրով արդարանալ” խօսք կը նշանակէ թէ մարդ մը, բարի գործորդ յայտնուած ճշմարիտ և կենանի հաւատով ի Քրիստոս, պիտի աղատի գատազարսութենէն որուն արժանի էր իւր մեղաց համար. այսինքն թէ անոր մեղեքը պիտի ներուին, ինք պիտի համարուի անմեղ և ուրբ, և իրրե ընդ այնպիս պիտի վարի վարուի անոր հետ : Այսպէս բաց ի թողարթենէ մեղաց և անոնց պատժէն, արդարացումը կը շնորհէ մեզաւորին նաև միւսանգամ հաստատուիլ ի շնորհ Աստուածոյ և յաւիտեան վայել զայն :

Կ'արդարանակը հուսորդութէ Քրիստոս : Բայց և այնպէս հաւատալը

ուրիշ որ և իցէ գործ մեր կոզմանէ պատճառ չէ արդարանայու : Երբ Աստուած կ'արդարացնէ զմեղ յատենի իւրում, ոչ բոլորովին և ոչ ըստ մասին կը նոյի մեր գործերուն, ոյլ միայն քաւութեան և արժանեացն Քրիստոսի : Քրիստոս համարուեցաւ մեզաւոր որպէս զի մնիք արդար համարսվիք : “Դատապարտութիւն չկայ Քրիստոս Յիսուսով եղողներուն :” Ընդ հաւատալն մեր իսկոյն մեր արդարացումը կ'ըլլայ այնպէս կատարեալ ինչպէս կատարեալ է մեր Փրկչին անհուն արժանաւորութիւնը, և ոչ թէ այնչափ կատարեալ որչափ կատարեալ է մեր յշապ, կամ որչափ սուրբ է մեր վարդը : Արքանալը կամ տակաւ աճին ի սըրութեան, նոյնպէս արդարանալուն չետ կը սկսի, և պարտ վերջապէս հասնի միենայն կատարելութեան : Բայց և այնպէս հարկ է զանազանութիւն ընել այս երկուքին մէջանեղ, և պէտք է գիտնալ որ, թէ և հաւատացելին սըրութիւնը հրեշտակային սըրութեան պէս կատարեալ ըլլար, չեր կրնար զհաւատացեան երկինց արժանի ընելու գործին մէջ Քրիստոսի քաւչական արժանեաց չետ մաս ունենալ :

Փրկչին ձրի չնորհզը ճշմարիտ արդարացումը սուրբ կեանք վարել տալու զօրեղ միջոց է : Երբ մարդ հաւատով կ'արդարանոյ, կը ստանայ խաւութիւն խզի, կը բերէ չուցոյն պտուղներն այս կենաց մէջ, վերջապէս կը սըրանայ, կ'արձակուի դատաստանին օրը, և կ'ընդունուի երկինք, Հոռոմ. Գ. 20-31. Ե. Բ. 1-4. Ժ. 4-10. Գաղ. Բ. 16-21. Եփես. Բ. 4-10 :

Արդարաւթիւն : Այն տառաքինութիւնն է օր մեր վարմնեց կ'աղջէ, և կ կատիզէ զմեղ չըսնարարել ուրիշներուն իրաւունքը, պայմինը անձը, սասցուածքը, պատիւը և շահէլը : Արդարութիւնը նիւթական կամ դրամական գործերու միայն չի վերաբերի, ոյլ և ուրիշ որկից յարաբերութեան ընդ մարդկան, և Սուրբ Գրոց մէջ գովեալ վարուց մէկ զիւաւոր առաքինութիւնն է : Ճշմարտապէս արդար մարդէն, ամէն

արդարութիւն լեցնելու համար ուրիշ բան չի պահանջուիր, եթէ ոչ՝ “սիրել ողջումութիւն” և քամլ խօսար հովթեամբ ընդ Աստուծոյ, Թագաւորաց, իշխանաց և գատաւառաց արդարութիւնը պարտի ըլլալ աներկեւզ և անաշառ, և անոնց բոլոր որոշակ ները պարտին ըլլալ այլորդու որ երկնաւոր առեւանին առջե ընդունելի գատառին, ԲՕՐ. Ա. 16-17. Բ Թագ. ԻԳ. 3. Բ Մնաց. ԺԹ. 6-10. Դատել մասնաւանք Աստուծոյ աստուկ է, և ամէն երկաւոր առեւան կը կինոյ ընդ հսկանեաւ “մեծ ճերմակ աթոռին”, Արդար գատասաստանն է ձայն Աստուծոյ, ուստի և անիրաւ գատաստան մը շատ ատելի է յաշս Աստուծոյ:

Աստուծոյ արդարութիւնն է պյն էական և անհօւն յատկութիւնը որ անոր բնութիւնը և ճամբաններ կ'ինէ բոլորին իրաւաց, և զնողնինքն զԱստուծած կ'ընէ օրինակ և պաշտպան իրաւանց ընդ ամենայն տիեզերս, Բ ՕՐ. ԼԲ. 4. Սաղմ. ԶԹ. 14. Աստուծոյ արդարութիւնը չէր կրնար թողուլ զաշխարհ առանց օրինաց, և չի կրնար օրինաց վրէժը շպահանջել օրինազանցները զպատժելով. և որովհետեւ բոլոր մարդկային ազգը միտ կ'անցնի զօրքու, ամէն մարդկային անձ ընդ գատապարութեամբ է և զարդի կորսուիլ, եթէ Աստուծած շինուած անոր ընդունելի փրկանք միայն որ է Քրիստոսի արինը:


Արդարութիւն մատակարարել կամ ընել Հրեկից մէջ շատ զարգ կերպով և արագ կ'ըլլար: Ի հնումն իւրաքանչիւր նահապես կոմ գլուխ գերգաստանի գերգաստանին գատաւորն էր, Մնկ. ԼԲ. 21. Մուշ, առ ի շնոյշ գատաստանկան ատենից, գերգաստանին, ցեղին կամ քաղքին մէջ ծերագոյնիք ընական իւրաւամբ անոր գատաւորներն էին: Անապատին մէջ Մովսէ Հրեկից համար սահմանեց ի պաշտօնէ գատաւորներ յորոց ոմանիք տասն ընտանեաց վրայ ունեին իրաւասութիւն, ովլք յիսուսն ընտանեաց, ոմանիք և՛ հարիւր, և սմանիք հազար ընտանեաց վրայ: Այս գատաւորը գտուարին ինդիրներու մէջ կը գիմէին Մովսէ

սէսի որ այնպիսի ինդրոց համար շատ անգամ Աստուծոյ կը հարցնէր, նշ. Ժատաւորները թերես անոնք էին որ ժողովրդեան իշխանները կը կոչուէին, և էին ընտանեաց և ցեղից գլուխները որ կը յիշաւին յետոյ, Թու. Ի. 3. Քանանու երկրին մէջ իւրաքանչիւր քաղաքի և գիւղի համար տեղական իշխանները դրսած էին. և ասոնց պատուիրուած էր քահանց միայն գործակից ըլլալ, և ամէնըը միանգամայն էին ընդ աստուծեամբ տական իշխանութեամբ, այսինքն ընդ կառավարութեամբ Ենթալպի որ իսրայելի գերագոյն դատաւորն էր, Բ ՕՐ. ԺԶ. 18. ԺԹ. 8-10. ԺԹ. 17. ԻԱ. 1-6. Ասոնց արտաքը կարգի նիստերը կ'ըլլային քաղքին դուռը, իրեկ հրապարակական և յարնար տեղ, Բ ՕՐ. ԻԱ. 9. ԻԲ. 15. ԻԵ. 7. Տոն կը գաւերացցուէին նաև պայմանագիրը, Հոռովթ Դ. 1, 9. Երեմ. ԼԲ. 7-15. Դերորա կին մարդարեն կը դատէր զիսրայէլ արմաւենւց մը տակ, Դատ. Դ. 5. Սամուէլ մասնաւոր տեղեր որոշած էր ուր կարգաւ կ'երթար դատ առենիլու, Ա Թագ. Է. 16. Ը. 1, և թագաւորներէն Յօվափատ մասնաւոր կարգագրութեամները ըրաւ որպէս զի դատերն արգարութեամբ տեսնուէին, Բ Մնաց. ԺԹ. Նյին իսկ թագաւորը գերագոյն դատաւորներ էին գրեթէ բացարձակ իշխանութեամբ, Ա Թագ. ԻԱ. 16. Բ Թագ. Դ. 9, 10. Գ Թագ. ԻԲ. 26. Սակայն պարտական էին հսկել որ ամէն տեղ արդարութիւն ըլլար, և կ'երեկի թէ անիրաւութիւն կրող ամէն մարդկանար գիմէլ թագաւորաց: Սուրբ Դորյ մէջ յանմէի կը գանգատաւի թէ գատաւորը ուղիղ գատաստան չէին առենիլու, կաշառք կ'առնուին և երգմանզանց էին, Ա Թագ. Ը. 3. Գ Թագ. ԻԱ. 8-14. Ես. Ա. 23. Ժ. 1. Մկր. Գ. 11. Ի. 3.

Արդար, Երբայցեւոց մէջ գործածուած շափ էր: Արդաւն շափ էր ընդեղինաց, Արդաւն շափ էր չուութ Բ. 17, նաև ալբ. Թու. Ե. 15. Դատ. Զ. 19, և էր հաւասար մարի որ հեղանիւթոց շափ էր:

Արեան վրեժինդիք : Մարդկային կենաց պատու ականութիւնը, և մարդառապանը մահուամբ պատճելու արգարութիւնը հիմնեալ է յայսմ որ մարդ ի պատկեր Աստուծոյ ստեղծաւ, ծննդ. թ. 6. Աչ միայն արգարութիւնը, այլև վրեժինդրութեան կիրը շատ անգամ չէր թողուր մարդառապան ստպատիք : Արբարացւոց մէջ սպանելոյ մը մօտագյու արու ազգականը կը հալածէր սպանողը մինչեւ որ բռնարար կամ դաւով կը սպաննէր զանի : Մոփիսական որէնքը մահապարտին կենաց գոխարէն գրկանք առնուլ յայտնապէս կ'արգելէ, թու . 1. թ. 31. բայց ամիսատանեալ անձի մը և անոր դատախազին մէջտեղ միջնորդ կ'ըլլայ,

ամբաստանելոյն ցւցնելով իրրե սպաստանարան Աստուծոյ խորանը և ապաստանի քաղաքները, ուր ամբաստանեալ կրնար ապահով ըլլալ մինչեւ որ ապացուցուէր թէ սպանութիւնում կը համա՞լ թէ դիպուածով գործածէր սպանութիւնը, թես . ի. 6, 9 : Եթէ կամար գործածէր, իսկըյն կը մատուէր դատախազին ի սպանումն, իլ . իլլ. 14. Գ թագ . թ. 29, 34 : Խսկ եթէ դիպուածով եղած էր ըսպանութիւնը, սպանողը կրնար սպահով շրջի ապաստանի քաղքին մէջ բաց եթէ յառաջ քան զմհացահայպետին ուրիշ տեղ երթար, արեան վրեժինդիքը կրնար սպաննել զանի, թու . 1. թ. 25-28 : Տես և Ապաստանի քաղաքներ :



Անգլական Պալատին

Արեգ քաղաք այսինքն ուժեւուն +ուու+, 1. էր երեսել քաղաք յեղինապաս, իրֆաներէն, իրբայեցերէն և Անդղերէն թարգմանութեան մէջ կը կոչուի Ըն, այսինքն ուժեւու+, այս լրննդ. իլլ. 45 : Իօթ անատունք յայտնապէս զօն կը թարգմանեն Հեղիոպոլիս, այսինքն Արեգական քաղաք : Երեմիա, ըստ Երբայեցերէն բնագրին, կ'անսւանէ զիթ-շէմէշ, որ Հայերէն “արեւ առուն” թարգ-

մանուածէ, իրեմ. ԽԳ. 13 : Իզեկիէի մէջ, ըստ Երբայեցերէն բնագրին, կոչուածէ Աւեն որ է հոյն խսկ Օն : Արարացիք կ'անսւանեն այս քաղաքը Այն-Շէմս, այսինքն աղբէրի բարեւու : Բայոր այս անուանը առկէ յառաջ կու զան, որ ի հոյութն իդիպտացւոց արեգական մէհեանը հսուէր : Մեհեանը կործանած էր Սորաբանի ժամանեած որ կը պատմէ թէ անկէ երկու կոթող արգէն աարուած

երն Հռովմ։ Հիմա քաղքին տեղը գտահիրէն վեց մղոն հեռու է դեպ ի հիւսիս արեկելեան հիւսիսոյ, ուր կը տեսնուին կարգ աւերակներու մեծամեծ կյատեր, և կարմիր կրանիդ քարէ կոթող մը, աւազին իբր զամփ-սուն ոտք վեր, չորս կողմը մեհենական գիրերով ծածկուած։


2. Ուրիշ Արեկ քաղաքի ակնարկութեանը կոյ Ամովսոյ մէջ, Ա. 5, “Աւէնի դաշտ”, կոչուած, այսիիքն արեգական դաշտ։ Այս էր խոր Ասորոց Արեկ քաղաքը, որ հիւմա Պալատէր կը կոչուի ։ Ասոր չքեղ աւերակներն ապշեցուցին անցեալ դարերու մարդիկ, և կը զարմացնեն տակաւին ու պիտի զարմացնեն տեսնողները, մինչեւ որ բարբարոսութիւնը և երկրաշարժներ բոլորովին անհետ ընեն անոր մասցորդները։ Այս քաղքին աւերակներուն մէջ նշանաւոր են երկը մեհենից աւերակները որոց մեծագոյնն, իբր սրահներովն և սինազարդ գաւիթներով, կը տարածուի 1,000 ոտք արեկելքէն արեմուտք։ Հյուսկատ սինազարդ գաւիթ մը, 180 ոտք երկայն, երկոտասան բարձր և չքեղ սիներով, կը տանի ընդարձակ վեցանկիւնիւ բակ մը, և անկէ կ'երթուի ընդարձակ քաղաքուսի միջոց մը 440 ոտք երկայն և 370 ոտք լայն։ Այս միջոցին դիմացը կան ներքին մեհեանը շրջապատող սրահն սիւները տան թուով։ Ամէն մէկ կողմ կային իննեւտան սիւնք, կամ ընդամէնը յիսուն և չորս, յորոց վեցը միայն կանգուն են, և եօթը ոտք արամագծով և վաթսուն և երկու ոտք բարձր, թող ախաւեղագէսը որ իբր չորեկտասան ոտք է։ Այս մեհենին գետայարէր որոյ վերայ, իբրև հիմն վերայ, կը կենար մեհենը, էր ահագին կամարաձև շէնք մը, որ գետնէն իբր յիսուն ոտք վեր է, և ունի երկը քար, վաթսուն և երկը ոտք երկայն և երկտասան ոտք բարձր, որ քսան ոտք վեր են գետնէն։ Հռովմայեցիք շինած են այս մեհեանը, որ թէ ընդարձակութեան և թէ արուեստի և ճաշակի փափկութեան կողմանէ գերազանց և քան զայլ շնուռածս հին աշխարհն։ Թէթեռութեան կողմանէ

կ'ըսէ բոպինըն, անման է Աթենացւոց շինուածներուն, բայց ընդարձակութեան կողմանէ գեր ի վերջ է քան զնոսա։ ընդարձակ և աստատուուն է թերացւոց շինուածներուն պէս, բայց նրութեան և վայելչութեան կողմանէ զանոնիք կ'անցնի։”

Արետաս, ուստինք անուն այլեայլ թագաւորաց հիւսիսային արևմտեան Արարիոյ։ Սուրբ Գրոց մէջ յիշուած է ասոնց մին միոյն որ իւր դուռարը տուաւ Անտիթաս Հերովդի կնութեան։ բայց Հերովդէս արձակեց զանի, և Արետաս պատերազմը ընելուց Հերովդի դէմ ընչեց անոր զօրքը։ Այս պատճառաւ Տիրեր կայսրը հրաման տուաւ Ասորոց երկին կուսակային Վիտեղիսի պատերազմիլ Արաբացիք թագաւորին հետ, և բերել զանի կենդանի կամ մեռեալ ի Հըսովմ։ Բայց մինչեւ Վիտեղիսու պատերազմի կը պատրաստուի, լըսեց Տիրերի մահը յամի Տն. 37, ուստի ի խոյնի եւ կանչեց զօրքը, զեկոց զանինիք ձմերանոցները, և թողուց երկիր։ Արետաս տեսնելով Հռովմայեցաց անհօգութիւնը, ուզեց օգուաւ քաղել անկէ, և յարձակելով առաւ զիամասկոս ուր դրաւ կուսակալ կամ ազգապետ մը որ յամի Տն. 39, Հըտից թելադրութեամբ խորհեցաւ բանտարկել զՊօզոս, ԲԿորմթ. ԺԱ. 32։ Տես և Գործ. Թ. 24, 25։

Արեւելք. Երբայցիք երկնից պայլ կողմերուն վրայ խօսելով, միշտ իրենց երեաւ դէպ արեկելք դարձած կ'ենթադրէն Ուստի “առաջն կամ “առջեն”, կը նշանակէ արեկելք, իսկ “ետեն” կամ “ետին”, կը նշանակէ արեմուտք. աջը՝ հարաւ էր, և ձախը՝ հրեսիր։ Բաց ի հասարակ նշանակութենէ արեկելք բառին, Յն. Դ. 19. Ալազմ. ՃԳ. 12, Հըտայք կը գործածէին յաճախ այն բառը ցուցնելու համար ընդարձակ երկիր մը Պաղեստինու հիւսիսային արեկելեան և հարաւային արեկելեան, նաև արեկեան դին, զորօրինակ Ասորիք, Արարիս, նաև Բաբելոն, Ասորետան, Հայաստան, այլովքն հանդերձ, Նոյնպէս բոլոր երկիրը կասպից ծավէն մինչեւ Արարիս ծոցը, Մնադ.

իթ. 1. Թու. իդ. 7. Դասա. ջ. 3.
է. 12. լ. 10. Մոգերը որ պացելու-
թեան եկան մահուկ Փրկչին պյն
երկրին, պյունքն արեւելից մէկ մասին,
մէջ կը լինակէին, և որովհետեւ արե-
ւելիքի մէջ էին, Փրկչին աստղը տե-
սան ոչ իրենց արեւելան կողմը, այլ
երուսաղէմի կողմը ուր պիտի առաջ-
նարդէր զանանիք աստղը. Մատթ. թ.
1, 2.



ԱՐԵՎՈՒ ԺԱՄԱՑՈՅՑ ՆԱԽՆԱՑ

Արեւու ժամացոյց, գործիք էր
որ ժամացուցին Հնարուելն առաջ
յանափի կը գործածուեր օրուան ժա-
մացը ցուցնելու՝ արեգական սոտեւ-
րին յառաջ խաղալով։ Աքազու
արեւու ժամացոյցը, Պ. Թագ. ի. 11.
ևս. լ. 1-9, կ'երեք թէ նշանաւոր
էր շնուռածքին կամ մեծութեան
կողմանէ, և թերեւս բերուած էր
բարելոնէ կամ Դամասկոսէ, Պ.
Թագ. ժ. 9. 10. Վ. ստահացնելու հա-
մար զեղեկիք թէ պիտի առազդա-
նար իր հիւանդութենէն՝ ստուերին
տասն տասիճան ետ դառնալու եղաւ
ոչ թէ երկրին կենալովը կամ ետ
դառնալով։ այլ արեւուն ճառա-
գայթիներուն հրաշիք բնեաներով։
Այս բանը Հրէաստանի մէջ միայն
յայտնի էր, թէպէտ հսմիւաւը մին-
չե բարելոն հասաւ, Բ. Մնաց. լ. 31.

Արեք, Սերովզիք քաղաքն մէջ, Մննդ.
ժ. 10. Արդի խոզակու մը պյս
քաղքին տեղը կը համարի հին ա-
ւերակաց պյն կոչերը որ հիմա ի-
րաք կամ իրքա կը կոչուին, Եվրա-

տէն քանի մը մզոն դէպ արեւելք,
Բարեւոնի և պյն տեղույն մէ տեղ
ուր Եփրատ և Տիգրիս կը միանա.

Արիէլ, որիւն Աւունայ, 4. Եղ-
րասայ իշխաններէն մին, Եզր. լ. 16.

2. Այս անունը կը գործածուի, Բ.
Թագ. իդ. 20, և Ա. Մնաց. ժ. Ա. 22,
իր նկարագիր կամ թէրկու ա-
նուն ազգատոհմի երկուց առիւծա-
նման Մովարացոց Ռուրիւ մոօր Ե-
ղեկիւ պյու անունը կու տայ Ա-
տուծոյ սեղանին, Եզեկ. իդ. 15,
և Եսայի իրուսաղեմի, իրեւ վա-
ռարան ուր ողջակէզք և թշնամիք
Աստուծոյ միանգամնյն պիտի սպա-
ռէին, Ես. իթ. 1, 2, 7.

Արիմարեմ-սօփիմ, Տես Ռամա 2:
Արիմարիա, կամ Իամա, քա-
ղաք ուստի էր Յովէփ որդյ նոր գե-
րեզմանին մէջ դրուեցաւ Յիսուսի
մարմինը, Մատթ. ի. 57. Ցովէ.
Ժթ. 38: Եւսերիոսւ և Յերոնիմո-
սէ կը սորբինք որ պյս քաղաքը մօտ
էր Լիւդոյի, որ էր քաղաք քան
և չորս մզոն Երուսաղեմէ դէպ ի հիւ-
սիսային արեւմուտք։ Ընդհանրապէս
կը կարծուի թէ պյամու Բամէհի
տեղն էր, որ է քաղաք մերձ ի Լիւդ-
դո, 3,000 բակչօք, ուր մամրան
Եզրապոսէ յԱսորիս՝ կը կարէ պյն
ճամբան որ է Երուսաղեմէ ի Ցովպէ։
Բայց Արիմաթիսոյի տեղը պէտք է
փնտուել մանաւանդ քանի մզոն դէպ
արեւելք Լիւդոյի, ըլուրներուն
մէջ որ Սարոնի գաշոք քերելով
կանցնին։ Մակարայնցոց առաջին
զիբը, ժ. Ա. 34, կը յիշէ պյս քա-
ղաքը, երբէ թէ Լիւդոյի հետ
մատն եղած Հրէաստանի, մինչ ա-
ռաջ երկուքն ալ կը վերերեկին
Վամարից, և այս կը լուսուորէ
Պուկասու խօսքը, զլ. իդ. 51, որ
“Հրէիք քաղաքը” կ'անուանէ զԱրի-
մաթիս։ Կը կարծուի թէ Եփրեմի
Երան Ռամա կոչուած քաղաքն էր
ուր ծնաւ և կը նստէր Սամուէլ։
Ռամա կը կոչուէր նաև Արիմաթեմ-
Սօփիմ, Ա. Թագ. Ա. 1, 19, որ դիւ-
բաւ փոխուած կ'երեք Արիմաթիա
անուան։ Տես Ռամա։

Արիաք, 1. Թագաւոր Ելլասո-
րոյ, դաշնակից Գոդողագ ուրաց,
Մննդ. ժ. Դ. 1:

2. Դահնապետ Նարուգողոնսոս-
րայ, Դան. թ. 14:

Արիստագոս, Արեւո՞ք բլոր, Աթե-
նացւոց Արիսպագտցի կոչուածա-
տենակալաց հին, և պատկառելի ժո-
զովին տեղի էր, Դործ. Ժի. 19-34:
Այս ժողովին անդամներն էին լաւա-
բարոյ և ծանրակեաց աւագ մարդիկ,
որ իրենց իմաստուն և արդար գիր-
ներուն համար հռչակուած էին Յու-
նաստոնի սահմաններէն դուրս: Ա-
սոնց թիւը և իշխանութիւնը միշտ

ճշդիւ իմանալու համար անոր վար-
դապետութիւնը, օր մը տարին զանի
մօտակայ բլուրը: Արիսպագտոխն քա-
տէ նստարանները բաց օդի մէջ էին.
գաւթիւն մէջ կը կենացին նպիկուր-
եանք, Սայոյիկեանք, և ուրիշ ա-
զանդներէ փիլիսոփոյք: ասոնց բո-
լորակն էր քազաքը լի կուապաշտ-
ներով և անոնց մէջնաններովզ: Սա-
կաւ ինչ գեկ արեւելք էր Ակրոպո-
լիսի բարձրաւանդակը, որոյ տափա-
րակ գագաթան վըայ աւելի շատ

և հարուստ կուապաշտական շէն-
քեր կային, քան նյշնչափ ընդար-
ձակութիւն ունեցող ուրիշ որե-
կցէ տեղ մը երկրիս փոյս: Այս
ակումբին մէջ Պօղոս խօսեցաւ
կուապաշտութեան մեզաց և յի-
մարութեան վըայ պայմանի հա-
մարձակութեամբ և զօրութեամբ,
որ անոնցմէ ոչ ոք կրցաւ հերքել
անոր խօսքը, ոմանք նաև ընդու-
նեցան Գրիստոնէութիւնը:

Արիստաբրքս, բայց է նաև, բնիկ
Թթաւաղոնիկեցի և հաւատարիմ գոր-
ծակից Պօղոսի, Գործ. թ. 4. իի.
2. Փիլեմ. 24: Սպանուելու վլան-
դի մէջ գտնուեցաւ երբ Եղիսասոի
արծաթագործները խռովութիւն
հանեցին, Գործ. Ժթ. 29, բոյց

պրծելով շարունակեց իր գործակցու-
թիւնը Պօղոսի հետ, և անոր բան-
տակից եղաւ Հռովմէ, կող. Գ. 10:

Արիսօր, Ազգաց Արիսօթ, քա-
ղաք կը Քանանացւոց երկրին Տիւ-
սիսային կողմը, Ախարսոյի մայրա-
քաղաքը, Դատ. Դ. 2, 43, 16:
Թոմիլսը միսինարն այս քաղեին
աւերակը կը համարի հիմա Հարո-
թիէ կոյուած տեղը: Արարերէն
Հարութիւն Երրայեցւոց Հարութ-
(Արիսօթ) բառն է: Այս տեղը բլոյց
մը վրայ է որ կը նայի կիսոնի հեղե-
ղատին նեղ անցրէն վրայ որ է կստ-
րելուն և Արքի գաշտերուն մէջանք.

Արիւն: Կը կարծուեր թէ բոյց
շնչաւորաց կենդանութիւնը մասնա-
ւորապէս անոնց արիւնն էր, որ Ա-
ստուծոյ մատուցուած զոյերուն սըր-
բազան և էական մասն էր, Երր.
թ. 22: Կրօնական նպատակաւ կը
սրբկուէր սեղանին և շնորհաց աթո-
ւան վրայ, «քանզի Հոգին համար



միօրինակ չէր: Արիսպագոսի ատեանն
իւր նիստերը զիշերը կ'ընէր: Այս
ատենին իրաւասութեանը վերաբեր-
եալ գործքերն էին մարդապանու-
թիւն, ամբարյատութիւն և անառա-
կութիւն, Ամէն տեսակ մոլութիւն,
ծուլութիւնն անգամ, կը պատժէր
այս ատեանը, կը վարձատրէր առա-
քինիները և կ'օգնէր անոնց, ուշա-
դիր էր մանաւանդ աստուածոց դէմ
հսյհոյութեանց, և սրբազան խոր-
հրդոց կատարման: Ուստի և Պօ-
ղոսի գատը հաւանականապէս այս
ատենին առջե ելելու էր, քանզի
Պօղոս կը ջանար կործանել կուա-
պաշտութեան բոլոր գրութիւնն
և փոխանակ այնր հաստատել Քրիս-
տոնէութիւնը: Գործոց Առաքելոց
պատմութեան նոյնելով ամբոփին
կամ ժողովրդեան կողմէն էր այն
շարժումը: Իմաստասէր և հետաքրը-
քիր Աթենացիք լսելով ամէն օր
Հրապարակներուն մէջ Պօղոսի քա-
րոզութիւնը, հանդարտութեամբ և

քաւութիւն ընողը արիւնն է, „Ղետ. Ժ. 1., այսինքն՝ մեղաւորին կենացը հասար զոհին կեանքը : Ուստի շատ անգամ կ'ակնարկէ Առառուծոյ Գառուին արիւնը որ “մեզ ամէն մեզքէ կը սրբէ, ” Եփես . Ա. 7. Ա. Յովհ . Ա. 7. Աստի էր որ ասատիկ արգելուած էր Հրեւից սւալ արիւն, կամ սրեւից կ'երակուր որդյ մէջ արիւն կար : Այս արգելքը նորոգուեցաւ Գործ . Ժ. 29 : Ասոր Շիշդ Հակառակ էր հեթանոսաց սպորութիւնը շնչաւորաց և նոյն իսկ մարգոց արիւնը խմելու, կամ հում միս ուտելու հանգերձ արեամբ, երբեմն նաև ողջ անասնոյն մսէն կորելով, Աթագ . Ժ. 32 . Սաղմ . Ժ. 4 . Եղեկ . Լ. Գ. 25 :

Արիւն բարդ, բաց ի սովորական նշանակութենքն, շատ անգամ կ'առնուի նաև փոխանակ սպանութեան, Բ. Թագ . Գ. 28 . Մատթ . Ի. 25 : Դարձեալ կը նշանակէ ազգականութիւն կամ ինամութիւն : “Մարմին և արիւն,” կը գործածուին նաև ցուցինելու համար հոգեկոր բնութեան, և փառաւորեալ մարմնյ հակառակը, Մատթ . Ժ. 17 . Ա. Կորնթ . Ժ. 50 , և շար սպիներ, Եփես . Զ. 12 : “Արեան և արեան մէժտեղ,” դատ, Բ. Օր . Ժ. 8 , կը նշանակէր պայմանի դատ մը որդյ վճռն կախեալ էր մարդու մը կեանքը :

Արծար, պատուական մետաղներէն մին է որ ամէն ոզգի մէջ առաւել քան զայլ մետաղ յածախ կը գործածուի դրամի համար : Սուրբ Գորց մէջ կը յիշուի նախ Արքահամու պատմութեան մէջ, Մնադ . Փ. Գ. 2 . Ի. 16 . Ի. Գ. 16 , և գործածուեաւ նախ վկայութեան խորանին, Ել . Ի. Զ. 19, 32 , և ապա տաճարին շինութեան ատենը, Ա. Մնաց . Ի. Թ. 4 : Երբ իրեն առառուուրի միջնորդ կը գործածուէր, Երբայսեցի կշակեազ կու տային զայն, և ոչ իրեն կոխուած դրամ : Նոր կուսակարանին ժամանակ կային դահեկաններ : Տես և Ալիկ և Ատակ :

Արծիւ, Յօր . Լ. Թ. 27-30 , յաշուակիչ թռչուն մեծ և հզօր, ուստի և կը կոչուի թագաւոր թքունց : Բնագետք արծուոյ շատ տե-

սակներ կը միշտն, և թերեւս Առորդ Գորց մէջ այս անունն արծուոյ քանի մը առաջին եւ Արեւելեան արծուոյ ազնուագոյն առաջին առաջին զոր Մը . Պրուս “ոսկեղէն արծուին կ'անուանէ, է ութ ոտք և չորս մատ մէկ թէւն



միւս թէր, և նագւոյ ծայրէն մինչեւ կոտոցին ծայրը . Երբ կը մեռնի, չորս ոսր և եօթը մատ է : Բոյր մահօթ թռչունց մէջ արծուին ոչ միայն քան զամենը բարձրաթռիչ է, Առակ . Ի. Գ. 5 . Երեմ . Խ. Թ. 16 . Ա. Պ. 4 , այլ և արագաթուիչ : Արծուոյն այս յատկութիւնները շատ անգամ կ'ակնարկուին Առորդ Գորց մէջ, Բ. Թագ . Ա. 23 . Յօր . Թ. 26 . Ողբ . Պ. 19 : Խարպյելացւց անհնապահ դութեան ատենը անոնց պատմանցուած շարեց մէջ մարգարէն կ'անուանէ զմին հետեւալ խօսքերով : “Տէրք քու վիզդ հեռուէն երկիրս ծայրէն արծուի թռչելուն պէս մէկ ազգ մը պիտի բերէ , Բ. Օր . Ի. Բ. 49 : Նարու գոյնոնոսորաց գայուասն ևս Երուաղեծի փրոյ նոյն բառերով գուշակուած է : “Ահա անիկա ամպերու պէս պիտի ելլէ , և անոր կառքերը միրկի պէս՝ անոր ձիերը արագինթ աց են ,” Երեմ . Գ. 13 : Տես նաև Երեմ . Խ. Թ. 40 . Խ. Թ. 22 . Ուս . Ը. 4 : Ա. Ճ. Թռչունն էր ազգային նշան Պարսից և Հառվիմոյեցւց գրոշներուն փրոյ , ինչպէս որ է հիմա Միացեալ նահնգաց գրամեներուն փրոյ :

Կ'ըսուի թէ արծուին շատ երկոյն կ'ապրի , և ուրիշ յափշակիչ :

Թաշնոց պէս իր փետուրները կը թափէ գարնան սկիզբը, յետ որոյ անործերութիւնը մանկութեան կերպսուանք կ'առնու: Զայս կ'ակնարկէ դաւիթ, երբ շնորհակալութեամբ յիշերով նշովասի շնորհքները կ'ըսէ, “Այ կը լւցնէ քու ծերութիւնդ բառաւթիւնով, ու քու մանկութիւնդ արծուին պէս կը նորոգուի,” Սաղմ. ձ. 5: Տես և Ես. Խ. 31: Արծուոյն նիսամով ջանա ը իր ձագերը թռչելու կրթել՝ գեղեցիկ օրինակ է Աստուծոյ նախախնամական խնամոցն իսրայելի

փրայ, Ել. ճ. 4. Բ. Օր. Լ. Բ. 41, 42: Արծուոյն նշանաւոր է իր սուր տեսւթեան և Հոտառութեան համար: Արծուոյն միսն ուրիշ յափշուակիչ թռչնոց մնին պէս պիղծ էր Հրեէց, և ոչ ոք երրկը կ'ուտէր զայն, ըսց եթէ ի դիպուածի հարկաւորութեան: Արձակման բաւրք: Կին արձակել թշլ տուեալ էր ըստ Մովսիսական օրինաց այլեալ պատճառներու համար, Բ. Օր. Ի. Ի. 4-4. ըսց Քրիստոս կին արձակել ի դիպուածի շնութեան միայն օրինաւոր համարեցաւ:



Արձակուելու նոխազ, Երրայեցելն: Ազագել, բաւ մը որ քաւութեան մեծ օրուան արարողութեանց հետ կը գործածուեր, Ղետ. Ժ. 8, 10, 26: որոյ ծագման և նշանակութեան վրայ շատ ատարեր կարծիք կան: Ստուգագոյն և լաւագոյն մեկնութիւնն այս է. նոյն ինքն նսխացն իրեր նշան կամ օրինակ կը տանէր Աստուծոյ ժողովրդեան մեղքն Աստուծոյ ներկայութենէն հեռու, Սաղմ. ձ. 12: Տես և Քաւութիւն:

Արմագեղան, Մերեւրոյ վառ, Ցոյս. Ժ. 16: Մեզքեդդոյ քաղաք էր կարմեղոս լերան ստորոտը մեծ գաշտի մը մէջ, և շատ պատերազմ-

միներն ի ստակումն: Այս է պատճառ որ յիշեալ տեղը Յայանութեան վերոգրեալ համարին մէջ կը յիշուի, որպէս թէ հոն պիտի ժողովեր Աստուծու իւր ըոլոր թշնամիներն ի ստակումն:

Արմաւենի, Ել. ճ. 27: Այս ծառը Երրայեցերէն Դամոր կը կոշուի, վասն զի ու զզորդ և ուզգարերձ բուն և ստեր ունի, յԱՄ ուկամանաւանդ նշանաւոր է քան զայլ ծառո. երբեմն մինչեւ հարիւր ըսք բարձրութեան կը հասնի: Տես թագմօր:

Արմաւենին է մին ի գեղեցկագոյն ծառոց բաւական աշխարհէն: Բւ-



Նին կեղեք շխատ չէ, պյու ունի ուռացներ որ կը գիւրացնեն ծառին գագաթը ելել պառողը քաղղկու, Երդ. Ե. 7, 8. Այս ուռացները հին աերեներու աեղեր են. քանզի կոճղը ուրիշ ծառերուն կոնցն պէս պինդ չէ, պյու մ. ջը ի է ծառին հիւթովը զոր կը պատէ կեղեքը: Կեղեքը գրեռարքարեկ է, ի մասաղը թեան տոկուն թելերէ հիւսուած, յետոյ, երբ ծառը կը մեծնայ, կարծրանարով ի փայտ կը փախուի: Կեղեքն կից են աերեները որ ի սկզբան կանգուն են, բայց երբ պատեանէն դուրս կ'ելլին և կը մեծնան, կը տարածուին ամէն դէ, և երբ հին տերեները կը չանան ծառին րունը երթալրով կ'երկնայ, Արմաւենին միշտ գէց երկինք դիմող կանաչագեղ գլխովը յարմար օրինակ է շնորհաց մէջ աճող հոգւց, Սաղմ. ՂԲ. 12: Երբ ծառը պառող առլու չափը կը հատնի, աերեները կ'ըլլան վեցէն մինչև ութ սպաք երկոյն, և լսյնալով կը տարածուին: Այս տերեները կը դործածուին տուներուն առնկըր ծածկելու և ուրիշ պյուին նպատակներու: Պառուց, որ արմաւ կը կոչուի, կ'անի տերեներուն տակ ողկոյզ ողկոյզ, որոց ծանրութիւնը երկեմն աւելի է քան հինգ քաշ, և շատ քայլցր և համեկ է պառողը Երկրորդ Օրինաց մէջ, գլ. Ղ. 3, Երկոյզ կը կոչուի "արմաւենաց քաղաք": Արդարեւ պյու քաղքին մօս կը զըտ-

նուին շատ արմաւենիներ. բայց պյու ծառն հիմա շատ քիչ է Պաղեստինու մէջ: Արմաւենուց ոստեր և աերեներ օդին մէջ շարժել կամ գետինը տարածել սովորութիւն էր Յունաց խաղերուն, և պատերազմի մէջ յաղթողաց ի պատիւ: Արմաւենուց օստեր ճամբուն վրայ տարածուեցան նաև, երբ Անիսի Թագաւորոն իր յաղթական մնւաքի ըրտ երուսաղէմ, Ցովհ. ԺԲ. 12, 13. նոյն պատիւը պիտի ցուցուի անոր նաև երբ իր ժաղովուրդին հետ աւելի մեծ փառքը մանէ երկինքը, Յայտ. Ե. 9:

Արքէր, աւերտներ: 1. Հին քաղաք էր Ալանինի հիւսիսային գին, Ռուբենի ցեղին հարսաւային ոսչմանին փայ, Բ. Օր. Բ. 36. Ք. 48. Ցես. ԺԳ. 9: Ամսդրհացւոց երկրին մէջ էր, Ցես. ԺԲ. 2, բայց յետ ժամանակաց ինկած կը թուի Սովարացւոց ձեռքը, Երեմ. ԽԸ. 49. Տես և Ալանն:

2. Քաղաք էր Գաղայ երկրին մէջ, հաւանականապէս Բապպաթ Ամմնի արեկեան կողմը, Ցես. ԺԳ. 25, և Եթրեն Ցարուի մօս, Բ. Թագ. ՂԴ. 5: Կը յիշուի Դատուաւրաց գլ. ԺԱ. 33:

3. Քաղաք էր Յուգայի ուր Դաւիթի բնծաներ զրկեց, Ա. Թագ. Լ. 28. Ա. Մնաց. ԺԱ. 4: Բապինորն ոյս քաղքին հետքը գտաւ Քերրնէն իրը վեշտառն մզոն գէպ ի հարաւային արեւմուտք :

Արուագ, քաղաք էր Փիւնիկեցւոց, Ազատ գետին բերանը փոքր ապաւած կզզւյ մը փրայ, Տրիպոլիսէն քառն և երկու մզոն գէպ ի հիւսիս: Հիմն կը կաշուի Բուատ, և աւերակ է: Արուագւոց ձեռքն էր նաև քափի ծովեկերը: Ասոնք Բահոնացի էին, Ծննդ. Ժ. 18. Ա. Մնաց. Ա. 16, և իրրեւ նաւալվար կը յիշուին, Եզեկ. ԽԸ. 8, 11:

Արուկնցիք, ազգաւ Քահանացի, Արցոննացւոց ճիւղէն, կը բնակէին Արքա կաշուած քաղաքը, Լիբանանու հիւսիսային արեւմաեան սոորուոր, Ծննդ. Ժ. 17. Ա. Մնաց. Ա. 15: Պրուքհարու և պյու գտան Արքայի աւերակեները Տրիպոլիսէն իրը չորեկտառան մզոն գէպ հիւսիսային արեւելք:

Արթուրա, բարձրածիւն, Ահեքեմի
մատ գիւղ էր սւը կը բնակէր Արք-
մելք, Դաս. թ. 41.



ԱՍՈՐԻՈՅ ԵՐԿՐԻՆ ԱՐՁԸ

Արզ. Հին կտակարանին շատ տե-
ղերէն կը տեսնէի որ արջը սպո-
րական էին Պաղեստինու մէջ, Ա-
թագ. Ժէ. 34, 36, 37. Բ Թագ. Ժէ.
8. Դ Թագ. Բ. 24: Ասորոց երկրին
արջերը կը նմանին հատարակ և ար-
ջու, և կը գտնուին Լիրանան ան-
ձաւներուն մէջ: Խոզու և վայրագ-
բարուց վրայ արջը կը յաւելու նաև
մեծ զօրութիւն, հանճար և ծառե-
րու վրայ ելլելու յարմարութիւն:
Առակ եղած է արջուն անագորու-
նաթիւնը, մանաւանդ անոնց գէմ
որ անոր ձագերուն կը խնաեն:

Արջ կը կոչուի նաև համաստե-
ղութիւն մը, ո՞ւ ի՞ն: «Արջին զա-
կըները» կը նշանակէ անտարակյա-
մոն մօն գտնուող աստղերը, Ցոր.
Թ. 9, և Լ. 32:

Արտալէս, մէ բախուոր, Պարսից
թագաւորներուն շտուերուն անունը
կամ ափտղոսն է: Ա. Այս անունը
արուած է Եզրասայ Դ. 7-24 հա-
մարներուն մէջ Շմերդ մոդի, որ յա-
փշտակեց աթոռը, յես մահուան
կամքիւսայ 522 ին նախ քան զիր.,
պնդելով թէ կիւրոս որդին Շմերդ
էր զոր կամքիւս սպանել տուած էր:
Այս թագաւորին ատենն էր որ Հաւե-
սմ և պյուշ զրպարուս թիւններով
դադրեցնել տուին երկրորդ տաճա-
րին շինութիւնը: Շմերդ սպանեւե-
ցաւ ութ ամիս թագաւորելէն եսպը,
և յաջորդեց Դարեհ Վշտասպեայ:

2. Այս անուամբ Եզրասա ի. գլո-
ւոյն մէջ յիշուած թագաւորն էր
հաւանականապէս Քսեղըսէսի որդին
և յաջորդն Արտաշէս երկայնարա-
զուկ, որ թագաւորեց 464 ին և մէ-
աս 425 ին նախ քան զիր., երե-
սուն և ինը տարի մեզմազ թագա-
ւորելէն եսպը: Ասոր թագաւորու-
թեան եօթներորդ տարին, Եզրաս
երկրորդ անգամ բազմութիւն մը բե-
րաւ Երուսաղէմ գ երեալ Հրեաներէն:
Նշյն երկայնագուլին Արտաշէսի
քանակը տարին Նէ եսիա իրրե-
կուսակալ զրկուեցաւ Երուսաղէմ,
Նէմ: Բ. 1. Ե. 14, և :

Արտեմիս, ինպէս կ'երեի, հա-
ւատարիմ պաշտնեսոյ էր, գործա-
կից Պօղոսի, Տիա. Գ. 12, որ ար-
ժանի գատեց զանի Տիառոսի տեղը
բանելու ի կրետէ, մինչ Տիառոս Պօ-
ղոսի հետ Կիկոպովի զիտի անցուներ
ձմեռ:

Արտեմիս, երեկի չաստուած էր
Յունաց, աննոց երկուատան մեծ
աստուածներէն մին: Արտեմիս եր-
կինքը լուսին էր, երկրի վրայ Անա-
հոս, իսկ գժուից մէջ՝ Հեկատէ: Մինդական կանոյք իրենց օգնու-
թեան կը կանչէին զԱրտեմիս: Բնդ-
հանրապէս կը նկարուէր գիխուն վրայ
մահկաւ, աղեղ ի ձեռին և որորդի
հանդերձով, քանզի կը համարուէր
անտօնաց և որորդութեան պաշտ-
պան: Արտեմեսոյ համար կ'ըսուէր
թէ գուասը էր Արամազդայ ի լա-
տոնայ, և երկուորեակ քյոյ Ասպո-
նի: Իրրե Հեկատէ կը համարուէր
արիւնաշեղ և անագորշին: Իրրե
աստուածուհի որորդութեան և ան-
տօնաց՝ կը համարուէր զգաստ,
քյոյ հպարտ և ոփակալ. իրրե ըն-
կերոցին ընդ լուսնի կը նկատուէր
փոփոխամիտ և վաւաշոտ: Եփեսասի
Արտեմիսն էր Ասորոց Ասորաբը,
և կ'երեի թէ անպարիկեց արարո-
ցութիւններով և մոգական գազա-
նեգը կը պաշտուէր, Գործ. Ժ. 19:
Այս պատմուի թէ անոր պատկերը
(արձանը) երկինքէն վար նետուած
էր Արամազդէն, և կը կարծուի թէ
փայտի կոնդ էր գէղ ի վար քազ-
ուած, վրան կնոջ իրանով որ շատ
սոինք ունէր և գլխայն վրա փոքրիկ

աշտարակ մը, իւրաքանչիւր ձեռքը գերանի մը վրայ. Արտօնեայ այս պատկերը շատ հին էր, և շատ մեծարայ:

Ասուածուհւոյն մեհեանը փառք և պարծանք էր Նփեսոփ: Եց 423 ոտք երկոյն, և 220 ոտք լսյ, և ունէր 127 տիւն սպիտակ մարմարի բնէ, իւրաքանչիւրը 60 ոտք բարձր: Ունէր մեծագանձ հարաւաթիւն: Եինուած էր 220 տարուան մէջ, և էր աշխարհի եօթն հրաշակերտաց մին: Այս տարին որ Աղքասանդր մեծ ձնաւ, 356 ին նախ քան զի՞ր, Երուստատոս անուն ոն պյուրեց այս մեհեանը իւր անունն անմահացներու համար, բայց մեհեանն եւսոյ շինուեցաւ աւելի մեծ փառաւորութեամբ: Արծաթէ մեհեանները զոր Դիմետրիս և այլք կը շինէին, հաւանականապէս Արտօնեայ բաւն մեհենին նմանութիւնն էին առ անին գործածուելու համար, և կը վաճառուէնին ճանապարհորդներու և այցելուներու: Եփեսոյն հին գրամեներուն վրայ Արտօնեայ մեհենին և պատկերին նմանութիւնները կան ու յանաբէն վլրնազրով “Եփեսաց-աց”, Գործ. ԺԹ. 28, 34, 35:

Արցանք: Բարակ ապակիէ կամ հասարակ իւցիէ փոքրիկ սափորներ, որ կը պարունակէին յուղարկաւորութեան ատեն լցոցողներուն արտառութեան գործքն մեռելոց գերեզմաններուն մէջ Հառովդ և Պաղեստին, և շատ կը գտնուին հին շիրիմներու մէջ: Այս սովորութիւնը կը բացարկէ Սաղմ. ՄԶ. 8, որ կը ցուցէ թէ Ասուած միշտ կը յիշէ իր ժողովրդեան արտառութիւնը Ըստ Յայա. Ե. 17, Ասուած կը սրբէ ամէն արտասուք անոնց աշխերէն, պյուիքն կը մոռցնէ անոնց յաւիտեան իրենց կը կիծները:

Արփար, Ասորւց քաղաք էր, կը յիշուի Նմանթի հետ, Դ Թագ. ԺԲ. 34. ԺԹ. Ես. Ժ. 9. 12. 19, և Դամասկոսի հետ, Երեմ. ԽԹ. 23: Տեղը ծանօթ չէ:

Արփաքսագ, մին յորդւց Սեմայ ջրհեղեղէն երկու տարի ետքը, Մննդ. Ժ. 22. ԺԱ. 10: Յետ Արփաքսագոյն եղան երկստասան ազդք մինչև Ար-

բահամ, բայց ինք, Արփաքսագ, ապրեցաւ մինչև Արբահամու գանձաւցւոց երկիրը հաստատուելէն և զՊովտ չորս թագաւորաց ձեռքէն ազատելէն ետքը: Մեռաւ յամի ստեղծման աշխարհի 2096, ի հասակի շորս հարիր երեսուն և ութ ամաց: Արքեղայոս, Մեծին Հերովդի որդիներէն մին, անոր Սամարացի Կընողմէն, Մաղթակէե: Իւր եղօրը Անտիպասայ հետ կրթուեցաւ Հը-ռովմ, և հօրը մահուանէն եւոքք թագաւորեց Հրէաստանի, Եգուի և Ասմարից (բաց ի Գաղա, Գագարա և Հիպոն քաղաքներէն) ողբուկու կամ երբուգու անուամբ, Մատթ. Բ. 22: Այս համարէն կը հասկուի թէ Արքեղայոս հօրը պէս անգութ և րանաւոր էր, և պատմութիւնը կը ցուցնէ թէ իւր տասը տարի իւր իշխանութիւնը վարելէն ետքը, ամբաստանուեցաւ կայսեր քով իւր անգութութիւններուն համար, և արսորուեցաւ Վինա առ Հռոդանոսի ի Գաղա, ուր և մեռաւ:

Արքիպատու. Կ'ողջաւուի Պօղոսէ իւր զինուորակիցն, Փիլիմ. 2, և կը իրատուի զգուշանալ իւր պաշտօնին ի Կողոսո, և կատարել զայն, կող. Դ. 47:

Աւազան: Էր մեծ բոլորաձեւ աման պղնձէ որ շինուեցաւ Երբայեցի կտնանց հայելիներէն, և դրուեցաւ վկայիթեան նորանին դրանք և ողջակիզաք սեպանոյն մէջանեց. Այս ամանին մէջ ջուր կը դրուէր պաշտօն մատուցանող քահանայից լուացման համար, ԵԼ. Լ. 18-21. Լ. 8. Խ. 7, 30-32.

Սոզոմոնի ատմարին համար, բայց ի պղնձէ ծովէն (առ Ծավ) ի պէտո քահանայից, շինուեցան նաև ատան աւազակ զուհերը մաքրելու համար, Բ ՄՆաց. Դ. 6: Իւրաքանչիւր աւազան կ'առներ իւր 900 քաշ ջուր, և կը կենար մեծ ճարտարաւթեամբ շինուած գեղեցիկ պատուանդանի մը վրայ, Գ Թագ. Ե. 27-39: Այս աւազանները կը կենային քահանայից գաւթին մէջ, տաճարին դիմացը, հինգը մէկ կողմը և հինգը միւս կողմը: Տես Տանար:

Աւանդուրիւն, կող. Բ. 8. Տիա.

Ա. 14: Կը նշանակէ վարդապետութիւն, կարծիք կամ սովորութիւն որ Սուրբ Գրոց մէջ չի գտնուալի, այլ բերանարց եկած է ազգէ յազգ ներշնչեալ կարծուած անձէ մը, հաւածագետաց ժամանակ յարդի էին աւանդութիւնը և պարուասորիչ, ուստի և պահուեցան: Բայց յետոյ փախանակ աւանդութեանց եկան Աստվածոյ կամաց յայտնութիւնները որ ոտեղ կրինուեցան և աւելի ընդարձակ են քան զաւանդութիւնն: Այս յայտնութիւնները պարունակէ Ասուր Գրոցը որ մի միայն կատարեալ և բաւական կախոն է հաւատաց և վարուց: Այս գիրքին հետ բաղդատուելու են բայց աւանդութիւնը, ինչպէս նաև Գրիստոնէ առաջ, նյոյն իսկ խօսյեաց ժամանակ, կըլլային, Ես. լ. 20, քանզի աւանդութիւնք ամեններն յարգ չունին երր կը հակառակին Սուրբ Գրոց, կամ բան կը յաւելուն անոր փայտ և կամ բան կը զակոսեցնեն անիէ, Յայս: Ի՞ր. 19: Հրեայք ունեին շատ անդիր աւանդութիւններ որոց համար կը-սէին թէ տրուած էին Մովսէսի Ախնա լեռ, և Մովսէս յայտնեց զանձնիք Յեսուսայ, և անիէ անցան գատառորաց, և անձնոցմէ մորդարելից: Խրենց զատերազմներէն ետքը Հառումյեց հետ առ Ադրբեյջանու և Անկորութիւն, Հրեայք անենելով թէ օր քան զօր կը ցրուէին երկիրս պյու-կոզմիրը, խորչեցան ի գրի առնուլ իրենց աւանդութիւնները զանձնիք պահէլու համար: Ուստի Բարիքի Յուգա, որ սուրբ կոչուած է, գրեց Միջնա կոչուած գիրը որ ըստ Հրէից իրեւ երկրորդ օրինացիքը է, և հրէական աւանդութեանց հրանգոյն ժողովածոյն է, գրուած 190-220 յետ քրիստոնի: Այս գիրքին փայտ յետոյ աւելցան երկու մեկութիւնք, որոց մին կը կոչուի կամարաներուաղեմի իրը 370 ին, և միւռ՝ կամարան Բարելոնի յամին 500: Ասոցմէ և Միջնայէն բազկացեալ են երրուաղեմի և Բարելոնի Դալմուտները: Այս հատորաւոր գիրը փայտագար առաւաղելով կը կարդան Հրեայք վարդապետ և աստուածաբան: Ասոցմի առասպեկտական յի-

մարութեանց հետեւղները խստիւ կը մեղադրէ մեր Տէրը, և կը յանդիմանէ զշիքութիւնը ըսելով թէ քան Աստուծոյ օրէնքը վեր կը դասէին իրենց ծերերուն աւանդութիւնները, և թէ սնապաշաց կերպով կը կատարեին ունային պատուէրներ, մինչ իրենց կարևորագյն պարտիքը զանց կ'ընէին, Մատթ. Ժ. 4-20. Մարկ. է. 4-13:

Բ. Թես. Գ. 6, “աւանդութիւն” կը նշանակէ ներշնչեալ հրահանդանուց բերնեն որ Աստուծէ ընդգուած էին այն հրահանդները, և արտօնութիւն ունեին հալորդել զանձնիք յանսուն Աստուծոյ: Այս առաքելական հրահանդաց հետեւիլ պարտական էին անոնք միայն որ իրեւ ներշնչեալ հրաման կ'ընդունէին զանձնիք ուղղացիք առանդութիւններէն: Եթէ պյուղիքի աւանդութիւններէն ունանք մեզի հասուած ըլլոյին, զանոնք համաձյն գտնելու էինք Աստուծոյ խօսքին, որպէս զի ընդունէինք, քանզի մարդարէութիւն և հրաշք գագրած են:

Աւեմի գալու, էր քաղաք Խոր Ասուց, կը կոչուէր Հեղեաւպոլիս (Արեգական քաղաք), և հիմա կը կոչուի Պատլպէք, Ամովս. Ա. 5: Տես Արեգ քաղաք:

Աւետարան, կը նշանակէ աւետիք կամ բարիք լուր: Այն յայտնութիւնը և անտեսութիւնն է զոր Աստուծ ծանոյց յանցաւոր մորդուն մեր Գրիշն Յիուսու Գրիստոսի ձեռքով: Սուրբ Գիրք կ'անուանէ Աւետարանը “Ալբոյութեան աւետարան”, Մատթ. Ի. 14, “Աստուծոյ շնորհաց աւետարան”, Գործ. Ի. 24, “Գրիստոսին”, և “իսազազութեան”, աւետարան, Հառովմ. Ա. 16. Ժ. 15: Կը կոչուի նաև “փառաւոր”, և “յաւիսենական”, աւետարան կամ աւետիք, Ա. Տիմ. Ա. 11. Յայս. Ժ. 7: 6, և արգարէ ազնուագյն տիազաններու արժանի է Աւետարանը: Աւետարակուեցաւ կենօք և վարդապետաւթեամբ, մահուամբ, յարութեամբ և համբարձմամբ Տէտան մերը:

Աւետարան կը կոչուին նաև գիրքերը սրոնց մէջ պատմուած է Գրիս-

ասսի վարը, հրաշքները, մահը, յարութիւնը և վարդապետութիւնը, վասն զի ասսիք լաւագոյն լրտիրն են որ կրնային երբէք տրուիլ մարդկային ազգին։ Չար կանոնական կամ վաւերական աւետարանն ունինք, որ ին Մատթէի, Մարկոսի, Ղուկասու և Յօհաննու աւետարանները։ Առողք ոչ միայն ընդհանուր ընդունած են, ոյլև շատ կանուխ ընդունած են իրրե վաւերական պատմութիւնք աւետարանի, և աւագարանիք վարդապետութեանց և գործոց գրիստոսի։ Աչ միայն գրիստոնէթեան բարեկամք, ոյլև թրչնամիք առողջմէ վլյայութիւն կը բնուին։ Թէ՛ անսնք որ ապքառած են գրիստոնէթեան գեմ, և թէ՛ անսնք որ պաշտպանած են զայն, առող հաւասար սրիշ վաւերական աւետարան ճանցած չեն, թէպէտ կային ուրիշ գրուածներ իրրե պատմութիւնք վարուց և գործոց գրիստոսի։ Այս անհարազատ աւետարաններն ոմանք գեն կան, և կը պարունակեն ոչ սոկու մօրութիւններ և առապերական պատմութիւններ, բայց անսնք անուղղակի միայն է։

Ոմանք կը կարծեն թէ աւետարանիք օրինակեցին իրարմէ կամ հնագոյն և ընդորձակադոյն աւետարանէ մը, Մարկոս թէ՛ Մատթէի աւետարանն իւր աշքին առէն ունենալով գրած ըլլայ իրենք, և թէ՛ առանց սյնը, նոյնպէս Ղուկաս թէ՛ Մատթէի և Մարկոսի աւետարաններն ունենալով իւր առջել զրած ըլլայ իրենը և թէ առանց սյնը, գիտենք որ անսնք Սուրբ Հագիէն շարժուած իսուցան, մինչ կը պատմին գրիստոսի գործքները և խօսքը ըստ իրենք, և թէ՛ առանց սյնը, նոյնպէս Ղուկաս թէ՛ Մատթէի և Մարկոսի աւետարաններն ունենալով իւր առջել զրած

ըլլայ իրենք և գիտենք միայն առանց սյնը, առապերական առանելով զրուածներէ և բերանացի առանց առելուած էին կարգաւութիւններէ զրու գիտէին թէ վաւերական և ճշմարիտ, առապերական առանելով զրուածներէ և բերանացի առանց առելուած էին կարգաւութիւններէ զրու գիտէին թէ վաւերական և ճշմարիտ, առապերական առանելով զրուածներէ և բերանացի առանց առելուած է։ Սակայն հնագոյն վաւերական

յութեանց բոլորը կը հաստատն թէ այս աւետարանը քան զմիւս երեքն առաջ հրատարակուեցաւ, Ոմանք կը կարծեն թէ գրուեցաւ 38 ին։ Եսատ վէճեր եղան թէ այս աւետարանը բանը բան եղան թէ գրուեցաւ թէ Յունարէն։ Հին մատենագրաց միարան վկայութիւնն ի նպաստ երացաց իրենին է, այսինքն թէ գրուեցաւ Պազեստինու լիզուաւ և ի պէտ երացաց գրիստոնէից Բայց, միւս կողմանէ, այս վկայութիւնն ճշգութեան և սուսափ թեանը վրայ առաջացու կայ։ Մատթէի աւետարանին յունարէնի Խորիսնութիւն բլրալու վրայ պատմական տեղեկութիւնն ամենենին չկայ, և այժմու (Մատթէի) յունարէն աւետարանը շատ հշանենք ունի թէ բնադիր է. այս կարծիքը կը հաստատուի նաև բնադիրն ունի որ համեմայն է այն գարուն լեզուին, և սա պարագայէն ևս որ Յունարէն լեզուն այս առեն Պազեստինու մէջ տիրող լեզուն էր։ Անընդիւշեալ երկու կարծիքն ալ պաշտպանողները երեւելիք արգիքի են։ Այլը որ այս աւետարանը նախ կերպաց իրենց կը բնադիր էր։ Կը կարծեն թէ համարին կը կարծիք աւետարանը կը սորվիցէ։ Ճաման կողութիւններ կ'ըն ինքն կատարանէն։ Այս ցաւցնէ Գրիին իրրե կատարանն յուսպէս իսրայէլի, իրրե խոստացեալ Մեսիա, Թագաւոր արքայութեանն Աստված։

Մարկոս Աւետարանը։ Հին մատենալիքը միարան կը վկայէն թէ Մարկոս, որ առաքեալ չէր, զրեց աւետարանն ընդ ազգ եցութեամբ և առաջնորդութեամբ առաքելուն կետրասի։ Նոյն աւանդութիւնը, թէպէտ ոչ այնպէտ միարան և յոյսնի, կը հսմարի, այս աւետարանը զրուած ի շուզմ՝ և հրատարակուած յետ մասհաւն Պատրոսի և Պատոսի, Մարկոս զրեց նախ հեթանոսաց համար, ինչպէս Հրեից սովորութիւններն ըստէպ մեկնելին կը տեսնաի, կը ցուցնէ զգիստոս իրրե Մարգարէ Աստվածոյ, հզը արգեամբ և բանիւ։

Մարկոս ճշմարիտ պատմիչ է աւետարանի, կը յիշէ գործք մանաւանդ քան խօսք, համարօս, պարզ և համառ ոճով, երբեմն նաև դէպքերը մանր նկարագրելով:

Ղուկասու Աւետարանը: Կ'ըսուի թէ Ղուկաս գրեց իւր աւետարանն ընդ աւետարանութեամբ Պօղոսի, որս ընկեր էր անոր ճանապարհորդութեանց շատերուն մէջ, Անոր ընդդարձակ անութիւնն էր ինդհանրական ոգին կը նմանին հէթանոսաց մեծ աւաքելիյն տեսութեան և ոգւցն. Անոր աւետարանը կ'ընծայեցն դիրիսուու իրրե զթած Բարիկամ մեղաւորաց, իրրե Փրկիչ աշխարհի: Կ'երեկ թէ այս աւետարանը գրուեցաւ նախ թէսփիլոսի համար որ էր աղնուական ոմն Յշոն կամ Հառվմայցի, և կը կարծուի գրսւած յամի Տեառն 63:

Յափհանն Աւետարանը: Բոլոր հին մատենագիրը վերջին կը համարին այս աւետարանը: Ոմանք կը դնեն անօր Հրատարակումը՝ Ներուաս կայսեր առաջին տարին, այսինքն յամի Տն. 96, կամ վաթուն և եօթը աարի յետ մահուան Փրկիչն, և մինչ Յափհաննէս էր աւելի քան ութունն ամաց: Յափհաննու աւետարանը կը յայտնէ զՔրիստոս իրրե աստուածային և աստուածուստ կարգեալ Փրկիչ. Որդի Աստուծոյ յայտնեալ մարմնու, Յափհանն աւետարանն հզգեոր մանաւանդ քան պատմիկան աւետարան է. կը թուզու շատ բաներ զօրս միւս աւետարանիչք պատմած են, և աւելի քան միւսները կը պարունակէ հզգւյն մէջ Քրիստոսով նոր կենաց, Քրիստոսի հետ միութեան, վերստին ծննդեան, յարութեան և Հզգւյն Արքունիք գործքը վերաբերեալ քաներ, Յիսուսի սիրելի աշակերտին ոգին կը աիրէ այս պատմական աւետարանին մէջ: Մատուասր յարմարութիւն ունի հէրելու պյոն ժամանակին գնուստիկեան հէրեակիսութիւնները, բայց յարմար է միանդամայն կրթելու Քրիստոսի եկեղեցին ազգաց յազգու:

Աւետարամիչ, այն որ աւետիս կու տայ բանիւ կամ գրով: Ի սկզ-

բան կային աւետարանիչներ կամ քարոզիչներ որ, առանց կապուած ըլլալու եկեղեցւոյ մը հետ, կը քարոզէին ուր որ կ'առաջնորդութիւնն Հոգւով Արրով, ինչպէս էն քարոզիչներէն ոմանք մեր օրովը, Եփես. Դ. 11. Ալապիսի էր Փիխպառու, Գործ. իԱ. 8: Նաև Տիմոթէոս կը խրատուի աւետարանի գործ գործեւ, թ Տիմ. Դ. 5: Աւետարանիչ կը կոչուին ընդհանրապէս Մատութէոս, Մարկոս, Ղուկաս և Յոփհաննն: վասն զի անսնք գրեցին չորս աւետարանները որ յաւիտենական փրկութեան զուարթ լուրերը կը բերն մարդոց:



Աւերմաւեքին պղծուքինը, զոր կը յիշէ մեր Տերը, Մատթ. իԻ. 15. Մարկ. գԳ. 14, և մարզ արէացաւ թէ պիտի տեսնուէր իշրուսազէմ վերջին պաշարման ատենը Հըռովմայեցիներէն առ Տիմոսիւ, հաւանականապէս կը նշանակէ Հռովմայեցւց զօրըը որոնց գրուներուն վրոյ կային անոնց աստուածաներուն և կայսերաց պատկերները, և պաշտուեցան աամարին ոահմանին մէջ, երբ տաճարը և քաղղաքը միանգամյան անցան Հռովմայեցւց ձեռքը, Ղուկ. իԱ. 20: Տես և Զեթը.

Աւելի, եր բննիամինի ցեղէն և ազատեց զիսրայէլ Մատթարցիներէն նախ սպաններով անոնց թագաւորը Եպօն, և ապա զօրք ժողվելով և յազգթելով անոր բանակին: Աւովդ-

գատեց զիսրոյել պատռւավ շատ ասքիներ, Դատ. Գ. 42-31. Դ. 4. Ալւան, Խղեկ. ԽԵ. 16, եր ի սկզբան փոքր հաճանդ ի հարաւոյ Դամանսկով և յարեկից Տերերից ծնվուն, բայց յետոյ ընդարձակեցաւ դեւ ի հարաւ և ունելք, և Հովոմայեցաց մամանակը կոչուեցաւ Աւրանիտիս: Հիմա կը պարունակէ հին Տքագոնիտիս, Հաւրան, իտուրէա և Բատանէայի մասը: Պուրբհարտ շատ մանր կը նկարագրէ զԱւրան: Հատ քաղաքներու աւերակներ յոյն արձանագրութիւններով կը դատնախն ցիր աստ անդ այն անհարժ երկրին վըս:

Ալփարաքաքացիք, Եղբ. Դ. 9. Ե. 6. Ալյովէս կոչուած է Ասորեսանի թագաւորին հպատակ ժողովուրդներէն մին որ զբուեցաւ Սամարիա: Ափերացիք ևս, Եղբ. Դ. 9, բայց Ասթերի Պարսիկ էին:

Ալփեկ, Վրունէւ-ն. 1. Լիրանանու մէջ քաղաք եր զոր տալ սրչուեցաւ Ասերայ ցեղին, Յեռ Ժ. 4. Ճ. 30., բայց չնուանուեցաւ երրէք, Դատ. Ա. 31. Այս քաղքին տեղը կը գտնուի գեռ Լիրանան լեռը, և կը կաչուի Ալփա:

2. Էր քաղզք Խապարայ ցեղին, Ցեղայէլ հսկուին մէջ, և կը յիշուի Փղշուացաց հետ պատերազմներուն մէջ, Ա. Թագ. Դ. 4. Իթ. 1.

3. Էր քաղզք հինգ մղոն գեպ արեկն Գալիլեայի ծովին: Այս քաղզքին պարիսպն ինկաւ քան և կօթն հազոր Ասորուց փառ առ թե թնադադաւ, ասոր յաղթուելէն ետքր Խարոյելացիներէն, Գ. Թագ. Դ. 26-34.

Ալփեր, էր Մադիանու որդիներէն մին, Ծննդ. ԽԵ. 4.

Աքատար, 1. էր վեցերսրդ թագաւոր Խարայէլի, որ յաղորդեց իւր հօրը 918 ին նախ քան զիր. և քան և երկու ասրի թագաւորեց: Անոր կին էր Տիւրոսի Եթրաւաղ թագաւորին գուստը Ցեղարէլ, փառաէր և մոլի կռապաշտ կին մը, որոյ ազգեցութեամբ Բահազու և Աստարութիւնը մասնելով սպանուեցաւ, և շուները լցեցին անոր արինը Սամարիոյ աւազանին քով, Գ. Թագ. Ժ. 29 մինչ Իթ. 40.

3. Էր սուստ մարդարէ որ խարեց Խարայելացիներն ի Բարելոն, և որոյ համար մարդարէացաւ Երեմիա, Եր. Իթ. 21, 22.

Աքադ, չորս քաղզքներէն մին զըր Անեատրոյ գաշտին մէջ շինեց Ներսովթ, Ասորիստանի պետութեան հրմադիրը, Ծննդ. Ժ. 10: Ճանապարհորդք կը կարծեն թէ այս քաղզքն այն աւերակներուն աեղն էր որ կան Պաղտատէն վեցէն մինչ ինը

մզն հեռու գեղ արեմնաքը : Հոն կոյ Ներրովթայ ըլուր անուն չէնք մը աղիւսակերտ, 400 սուք շրջապատզ և 125 սուք բարձր, աւերակներու հզագաւոտի մը վրայ : Բայց բաւլինըն հնագէտը կը կարծէ թէ Աքազ այժմու Նիփֆէր հոչուած աեղն էր, հարաւային Բարելլնի ճախիններուն մէջ :

Աքազ, որդի էր Ցովաթամազ և Երկուտասաներորդ Ցուգայի Թագաւորաց մէջ : Աքազ քսանամեայ եւլաւ գահը և Թագաւորեց վեշտոսան ամ, Դ Թագ. Ժ. 1, 2, 20, 738 ին հախ քան զի՞ : Աքազ նշանաւոր եղաւ իր կապաշտութեանը ի ըլջմարիտն Աստօնած անարգելուն համար : Եսայեայ մարգարէւսւթեանց շատերն ուղղուած են առ Աքազ, իս . է : Աքազ իր զաւկները կրահէ անցուց ի պատի կոոց, Ասորւոց ասուուածները եմայծ Երուսաղէմ, տաճարը յարմարցուց ըստ օրինակի Ասորւոց մէնեններուն, նաև գոյցեց զայն րուրումին : Աստօնէս զրկուելով Ենավայի օգնութենէն քանի մը անդամ յազթուեցաւ Խորայելի Փակէէ Թագաւորէն և Ասորւոց Բատին թագաւորէն : Եդումայեցիք ապստամիեցան և Փղշտացիք ստէպ կ'արշաւէին Ցուգայի երկիրը : Իր այս ձախողութիւններուն մէջ Աքազ ևս աւելի հեռացաւ Աստօնմէ, և ինդրեց Ասորեսանի Թագաւորինք : Այս անիմուսու գործով հարկատու եղաւ Փուղաց և անոր յաջորդին Թագդաթֆաղուարոյ : Աքազ յետին կարուութեան մէջ ինկաւ Ասորեսանցւոց բարեկամութիւնը շահելու համար : բայց կապաշտութեան մէջ խստանալով մեռաւ իրեւ ամրարիշտ ի հասակի երեսուն և վեց ամաց, և զրկուեցաւ իր հարց գերեզմանը թաղուելէ, Բ Մնաց . իմ :

Աքայիս նոր կատակարանին մէջ կը գործածուի փսխանակ բոլոր Ցունաստանի, Մակեդոնիայ հարաւային կողմը, բովանդակելով Պեղոպանեսան կամ Մորէեա, և կորնթոսի ծոցէն գեղ ի հրախ քանի մը երկիրներ, Գործ . Ժ. 12 . Ժ. 21 . Բ Կորնթ . Ժ. 10 : Բայց բուն Աքայիս էր

գաւառ Յօւնաստանի, մայրաքաղաքն էր Կորնթոս, և կը պարունակէր Պեղոպանէսի հրախային արեմտեան մասը : Տես և Յութաստան :

Աքար, Քարմեայ որդին, որ անհնազանդ գանեսելով Տէրովը աստիկ Հրամանին, Երկթովի նզովեալ, ոյսինքն կորուտեան մատնուած աւարէն քանի մը բան գողցաւ : Այս բանն անէծք և պարտութիւն ըերաւ Խորայելի վրայ : Վ իմակաւ հսուկրցուեցաւ թէ յանցաւոր էր Աքար, և Երկթովի հրախային կողմը Աքովրաց ձորին մէջ քարկածուեցաւ իւր ըստանները, Յնո . Զ. 18 . Է. 1-26 . Ա Մնաց . Բ. 7 :

Աքեզիք, էր քաղաք Ասերայ ցեղն, բայց Հրեայք չկրցան մերժել անկէ Քանահացիները, Դատ . Ա. 31 : Ցետոյ կոռուեցաւ Ցյուներէն Եկադիպա, և հիմա կը կոչուի Զիկ : Քաղաքը ծովեղերեայ էր, Աքրէն իրը տառը մզն գեպ ի հրախու :

Աքիք, 1. որդի էր Աքիտորայ և Քահանայացիստ ի թագաւորութեանը Սաւաւզայ, Ա Թագ. Ժ. Դ. 3 : Հաւանականապէս էր եղրայր իր յաշորդին Աքիմելիքայ զըր Սաւուզ պանել ասւաւ, Ա Թագ. Ի. Բ. 9 :

2. Էր մարգարէ և պատմիչ Սողոմնիի և Ցերորովամայ ժամանակներուն, Գ Թագ. Ժ. Ա. 29 . Բ Մնաց . Ժ. 29 : Կը կարծուի թէ այս անձն էր որ յանուն Աստուծոյ խօսեցաւ Սողոմնի, երբ Սողոմն կը շնէր տաճարը, Գ Թագ. Ջ. 11, և գարձեալ երբ Սողոմն ինկաւ մեղքի մէջ, Գ Թագ. Ժ. Ա. 11 : Այս Աքիտանուց յերարովամայ Խորայելի տասը ցեղերուն Ցուգայէ բաժնուիլը, և Ցերորովամայ տան հաստատուիլը, Գ Թագ . Ժ. 1-14 :

Աքիկամ: Յովիկա դրէց պյոս անձն առ Ոդդա, կին մարգարէ, երբ օրինաց զիրքը գտնուեցաւ տաճարին մէջ, Դ Թագ. Ի. Բ. 12 . Աքիկամ յետոյ մտերիմ բարեկամ եղաւ Երեմիա մարգարէին, Երեմ. Ի. Զ. 24 . Լ. Բ. 14 :

Աքիմաս, որդի և յաջորդ Սատովկայ, եղաւ քահանայացիստ առ

Առաջանութեաւ : Առ Դաւթիւ , Աքիմա-
տ իմացուց Դաւթի Աքիմողամայ և
անոր ապստամբակիցներուն խոր-
հուրդը , Բ Թագ . Ժ. 15-21 . Այս
Աքիմատ տուաւ Դաւթի նաև Ա-
րիսողոմնյ պարտութեան և մահ-
ուան լուր , Բ Թագ . Ժ. :

Աքիմելք , որդի Աքիտովրոյ և
եղբայր Աքեայ , որուն յաջորդեց
քահանայապետութեան մէջ՝ Ուստիք
կը Կարծեն ոսկայան թէ երկուքը մի-
ենայն անձի անսւններ են : Աքիմե-
լքի քահանայապետութեան ատենը
տապանակը նոր կոչուած քաղաքն
էր , ուր կը բնակէր Աքիմելք շատ
քահանաներով : Հսո ընդունեցաւ Ա-
քիմելք Դաւթիթ , Բ թագ այս վերջնը
կը Փախէր Սաւուզէն : Աքիմելք
տուաւ Դաւթի տաւաշարութեան
հացերէն և Գողիամու սուրը : Երբ
Եղումայեցին Գովեկ պատմեց այս
բանը Սաւուզայ , Սաւուզ մատու-
թիւն համարեցաւ Աքիմելքոյ օգ-
նութիւնը , և յիշեալ կուպաշտ և
անզգամ օտարտակնեն ձեռք սպա-
նել տուաւ զԱքիմելք և ուրիշ
ութունն և հինգ հոգի Ենովոյի մար-
գարէներէն , Ա Թագ . իի . , յան-
ցանք մը որ միայն բաւական էր կոր-
սցնենել տաւ Սաւուզայ իւր թա-
գաւորութիւնը և Աստուծոյ բարե-
կամութիւնը :

Աքիմատ , 1. Էր գուստը Աքի-
մատայ և կին Սաւուզայ , Ա Թագ .
Ժ. 30 :

2. Էր կին Ցեղայելացի զոր իրեն
կին բրաւ Դաւթիթ , և որմէ ծնաւ
Ամոն : Ամաղեկացիք գերի բանեցին
զԱքիմատը ի Ափկնազակ , Ա Թագ .
Լ. 5 , բայց Դաւթիթ ազատեց զանի
և բրաւ Քերըն , Բ Թագ . Բ. 2 .
Գ. 2 :

Աքիով , որդի Աքինագարայ որոյ
տունն էր Աստուծոյ տապանակը :
Երբ տապանակը հանուցաւ Աքի-
մատարայ տանէն իրուսագէմ տար-
ուելու համար , Աքիով կ'երթար տա-
պանակին առջեւն , ուստի և ազա-
տեցաւ իր եղրօրը Ոզայի արկածէն ,
Բ Թագ . Զ. 3-7 :

Աքիս , անմաքսւր անսուններէն
մին , Պ. Կա . Ժ. 29 : Աքիս այլէայլ
տեսակներ կան Պազեստին և մօտե-

րը , բայց վերցիշեալ համարին մէջ
արիս կը նշանակէ թերեւ հասարակ
իւրուր :

Աքիտովք , 1. Թուան Հեղեայ և
որդի Փենեհէզի որուն յաջորդեց Ա-
քիտովք քահանայապետութեան մէջ
Հեղեայ մահուանէն ետքը , քանզի
հայրը Փենեհէզի սպանուած էր պա-
տերազմի մէջ նախ քան զիր . 1141 ,
Ա Թագ . Դ. 44 :

2. Որդի Ամարայի և հոյր Սա-
դովկայ , Բ Թագ . Ը. 17 . Ա Մնաց .
Զ. 8 :

Աքիտովիէ , ծննդեամբ Գեղոնցի
էր ի ոկզբանէ Դաւթի մուկրիմ և
կարենը բարեկամներէն մէն . Րայց
Աքիտովամյ ապստամրութեան ա-
մենը բանեց այս վերջոյն կողմը և
եղաւ անհաշտ թշնամի Դաւթի .
Երբ Աքիտովամը մերժեց հետեւիլ Ա-
քիտովիէլ իմաստուն Խորհրդայն ,
Աքիտովիէլ գուշակեց ապստամրու-
թեան ելքը , և ինքզինք կախեց , Բ
Թագ . Ժ. 12 . Գլ . 17 . Ապղմ . ՄԵ .
12-14 . Կ'երէի թէ Աքիտովիէլ էր
համ երսարէի , Բ Թագ . իի . 34
համարը բաղդատէ Ժ. 3 . Եղիամ
կամ Ելիսամ , և Ա Մնաց . Գ. 5 , Ա-
միէլ , միենայն անձ են :

Աքավք , Կ'ւշտիւն , էր հավիտ ի
հիւսիսոյ Երիբովիք . Այսպէս կոյուած
է թերեւ այս նեղութեան համար
որ Խորյութացւոց վկայ եկաւ ի պատ-
ճառաւ մեղաց Աքարայ որ հոն սպան-
ուեցաւ , Յես . Ե. 26 . Մարդարէք
կը յիշէն զԱքովք , Երբ յոյս կը իրն-
ութիւնն կը խոստանան Աւետա-
րանին անհանութեան ատենը , և .
Կ. 10 . Ովո . Բ. 15 :

Աքաս , գուստը Գաղեփայ որ ա-
ռատ օժախ արուեցաւ կին իւր հո-
րեղրօրորդւոյն Գոթանէրէլի , Երբէ ի
վարձ առման Դարիր քաղքին , Յես .
Ժ. 15-17 . Դատ . Ա. 12 , 13 :

Աքասափ , Քանանու երկրին մէջ
արբայանիս քաղաք էր , Յես . Ժ. Ա.
1 , զոր առաւ Յեսու , և առաւ Ա-
մերայ ցեղին , Յես . Ժ. 20 . Ժ. 25 :

Բատիս, եր թագաւոր Ամնինաց-
ւոց Հրեկց գերութեան ժամանակը։
Բատիս նիւթեց Հրեկաստանի կու-
սակալին Դոթողիսյի սպանումը, Ե-
րեմ. թ. 44. Խլ. 4-10։

Բատալօք, եր քաղաք Դահոսց ցե-
ղին, Ցես. ԺԹ. 14։ Այս քաղաքը
Բնեթորունէն շատ հեռու չէր։ Թերես
նոյն է ընդ Բատաղեթայ զոր նորէն
շինեց Սողոմոնն, Գ Թագ. թ. 48. Բ
Մնաց. Ը. 6։

Բատաղ, 1. Եր քաղաք ցեղին
Ցուդայի, Ցես. ԺԵ. 29։ Կը Կոչուի
նոն Բատաղ, Ցես. ԺԹ. 3. Ա Մնաց.
Դ. 29։

2. Ուրիշ քաղաք Ցուդայի Հարա-
ւային Կողմը, նոյն ընդ Կարիաթա-
րիմայ, Ցես. ԺԵ. 10։

Բատաղասօք, Աբիսողոմ հոս կը
զահէր իւր հօտերը, Բ Թագ. ԺԳ.
23։ Այս տեղը մօս եր Եփրայիմի,
որ Ցուդայի քաղաք էր, Երուսաղե-
մէն իրը ութ մզոն դէպ արևելք։

Բատաղագ, Եր քաղաք Լիբանա-
նու հովտին մէջ, առ ոտամի Հերմո-
նի։ Հիւսիսէն քան զիաաղդագ ան-
դին չգացին Ցեսուայ պատերազմերը,
Ցես. ԺԵ. 17. ԺԹ. 7. ԺԳ. 5. Թե-
րես նոյն էր ընդ Բատաղէրին։ Ո-
մակը կը Կարծէն թէ Բահարպէք էր.
բայց այս քաղաքն աւելի դէպ ի հիւ-
միս էր։

Բատաղփարատիմ, ուշի իրամարո-
բեան, Դաւիթ տուաւ այս անունն
այն տեղւոյն որ Փղշտացւոց դէմ
պատերազմի մը տեսարան եղած էր,
Բ Թագ. թ. 20. Ա Մնաց. ԺԳ. 11.
Ես. Խլ. 21։ Այս տեղը Շափալիսց
հավտին մէջ էր, ոչ շատ հեռու Ե-
րուսաղեմէն դէպ հարաւային արե-
մութք։

Բատանա և Ռեքար, որդիք Ռեմնի,
Աւաւովի որդւոյն Ցերութէի ծա-
ւայսւթեան մէջ էին։ Կարծելով
թէ վարձք պիտի ընդունէին Դաւ-
իթէ, ծածուկ սպաննեցին իրենց տէ-
րը որ կէս օրուան տառենը կը քնա-
նար իր տանը մէջ, և զլուիք Կարե-
լով ատրին ի Վերբոն առ Դաւիթ։

Բայց կրեցին պատիժ արժանի անոնց
որոնց “ուղերդն արագ են ի հեղուլ
զարին,” Բ Թագ. Դ. 4-12։

Բատաւորին կը թագաւորի Նադարայ սպարա-
պետը, Գարաթոնի պաշարման ա-
տենը դաւով սպաննելով իւր տէրը
Նադար յափշտակց Խորսութիւն թա-
գաւորութիւնը 953 ին նախ քան
դիր., և տիրեց քառն և երեք տա-
րի։ Բատաս ջնջեց Ցերուովանոյ
ըոլը ցեղը ինչպէս որ մարգարէաց-
ուած էր, Գ Թագ. ԺԳ. 7-14, բայց
իր շար վարուցը և Կոպաշտու-
թեանը համար իւր վերս բերաւ
Աստուծոյ բարկութիւնը, Գ Թագ.
ԺԵ. ԺԳ. 1-7. 12։ Աստուած պատ-
գամ լրկեց անոր Ցես մարգարէին
ըերենով։ Այս մարգարէութիւնը կա-
տարուեցաւ, վասն զի Բատասոյի
մահուանէն երկու տարի ետքը անոր
բորը տոհմը ջնջուեցաւ։

Բարելան, իսունիսունիւն։ Եր ա-
նուն բարձր աշտարակի զոր սկսան
շնուլ Նշայ զաւկները որոնց մջ
գլխաւոր և առաջնորդ էր Ներրովիտ,
ջրհեղեղէն իրը հարիւր քառն տարի
ետքը։ Կոյսուեցաւ Բարելոն, այսինքն
խառնակաթիւն, վասն զի հոն խառ-
նակց Աստուած աշտարակը շնող-
ներուն լեզուն, Մնանդ. Ժ. 10. ԺԱ.
9. Բարելոնի աշտարակը շնողներուն
նպատակն էր ընել այն տեղը կերդրոն
մարդկային ազգին զոր ընդ հանուր
իշխանութեան մը ներքեւ կը խորհէին
միացնել։ Որովհետեւ այս նպատակը
հակառակ էր Աստուծոյ խորհուրդին
որ կ'ուղէք սփառել մարգիկ երկրիս
ըոլը երեսին վրայ, և որովհետեւ
ամբարտաւանութիւն, թերես նաև
գաղտնի ամիարշտութիւն կար այն
նպատակն էլ մէջ, Աստուած ունայ-
նացւոց շնողներուն խորհուրդը հրա-
շալի կերպով այլկայլ լեզուներ տա-
լով այն գործին զրադեալ բազու-
թեան, կամ տարրեր տարրեր կեր-
պով արտարերել տալով անոնց մի-
ենոյն լեզուն, այնպէս որ մարդց
նախնական լեզուն այլկայլ գաւա-
սական լեզուներու բաժնուեցաւ, և
այս բաժնաւումը պատճառ եղաւ մար-
դոց երկրիս այլկայլ կողման ցրուե-
լու։ Տես նաև Գործ. Բ. 4-11. Աշ-

տարակը, ինչպէս կը տեսնուի, թող-
ուեցաւ անկատար, բայց յետոյ կա-
տարուեցաւ, և կոչուեցաւ աշոտակ
թէլայ, և էր բուն քարելոն քաղքին
մէջ: Հերոդոտոս տեսաւ այս աշոտա-
բակը, և կ'ըսէ թէ էր քատակուսի
բուռդ, որոյ շրջաբառն կը կէս մղոն:
Ամուղջ աշոտարակը կը քաղկանուի
վրայէ վրայ ութ աշոտարակներէ, որոց
իւրաքանչիւրն երթալով կը նրանար
գէպ ի վեր, և իւրաքանչիւրին բո-
լորտիւր կար լայն ճամփոյ մը ընդ որ
կ'ելլուէր վրայի աշոտարակը:

Ալլայ աշտարակին մէջ կը լսային աստեղագիտական դիտողութիւններ, բայց այն չէնքը նույիրեած էր մանաւանդ պաշտաման բելսյ որոյ մէհ-հանը կը պարունակիէր ամբաւ գանձեր, զորորինակ ոսկեծայլ անդրիններ որոց մին քառասուն ոտք բարձր էր: Հոն դրուեցան Երուսաղեմէն ըերուած ոսկեղէն նույիրական անօթք, Բ Մասաց. Լ. Զ. 7. Երեմ. ԾԱ. 44: Աշտարակին աւերակները կը կարծուին այժմու Պիր Նմիրոս կոչուած տեղը որ Հիմիէէ կամ այժմու Բաբելոնէ վեց մզօն հեռու է, և ընդհանրապէս արևի մէջ չորցուած և կուպրի հետ զանգուած աղիւաններու կյան է: Բլրոյ երեսոյթ ունեն, բայց է աւերակ րունի քայլքայուած, մըրբիններէ բացուած, և աղիւաններու և խեցեղէն անօթոց և այլ իրաց կտորներով խառն որ սաստիկ զերմութեամբ մը հալած և յապակի փոխուած են: Բլրուը 190 ոտք բարձր է, և գլուխը կայ անձեւ աշոտարակ մը 90 ոտք շրջապատով և 35 ոտք բարձր, նույր աղիւսէ, որմէ ծածկուած կը թուռի բոլոր ըլուը: Աշտարակի երկու ծեղբուած և կ վերի դին կրծատած և որպէս թէ զարնուած է կայծակէ, Ումանք կը կարծէն թէ այլ երեսոյթ նշան է Աստուծոյ բարկու թեհանը յիշեալ քաղքին վրայ: Տես և Կարաւագունոսոր:

Բարելին կը կոչուի համ 4. այն
երեսի քաղաքը Սփրատայ քով, և
ի ոկզբան շինուեցաւ համանուն աշ-
տարակին հետ. Բայց Բարելոնի շե-
ռութեան վրայ կան ուրիշ հին ա-
ւանդութիւններ. Ունանք հիմնադիր
կը համարին այս քաղքին զշամիրամ,

այլք՝ զնաբուգդողնեսոր, Այս լուրերը կրնան միաբանիլ իրարու հետ, ևթէ ենթադրուի թէ Համբամ նորոգեց, իսկ Նախուգդոնոսոր ընդարձակեց և զարդարեց քաղաքը. Բարելոյն շինուած էր մեծատարած և պատղարելոր դաշտ մը վրայ որ կ'ուզեր Եփրամ որ քաղաքին մէջէն կ'անցնէր. կը պատմուի թէ անոր պարհապներուն շրջապատն էր 60 մըզզոն, բարձրութիւնը 300 ոսք և լայնութիւնը 75 ոսք, երեմ. ԾԱ. 44-58. Պարսպին բոլորտիքը խոր իրամ էր. Չորս կողմերուն ամէն մէկն ունէր 25 պղնձի գուռնէր, և իւրաքանչիւր դռննէն մինչև դիմացի դուռը շխտակ ճամբայ էր. Այսպէս իրար ճամբար ճամբաներուն միջցցաւ կաղմուած քարակուսիներուն մէջ կոյին անթիւ տուններ և պարտէզներ. Նարուգդոնոսորայ պալատն էր վեց մղոն շրջապատ ունեցող միջոցի մը մէջ. այս միջոցին մէջ էր նաև կախաղանաւոր պարտէզը, որ վրայէ վրայ կամարներու վրայ շինուած ահագին հողակոյտ էր իրը 400 ոսք արձր, որց վրայ կցին ծառաստաններ և բուրժուատաններ, զորս ոռակելու համար ջուրը մերենաներով գետէն վեր կը հանուէր պարտէզին մէջ, իսան. Դ. 29, 30.

Առ հարությոնինսորաւ Բարելոն
մեծութեան և փառաւորութեան
կատարը հասաւ : Անուանի էր գի-
ուռութեանց, մանաւանդ աստեղագի-
ուռութեան, այլեւյլ արուեսաներու
մջ հմառութեան, զորօրինակ գորգ,
կիպրոս, անուշահոս նիւթ եր, ա-
վանակապ զարդեր շնիւթ մէջ : Իր
բրդըց պատճառաւ Բարելոն մէծ և
նորարձակ առուտութիւն էր
շիրատ գետով և կորաւաններով
Միջն Ասից, Արարից և Եգիպ-
ոտիս մէջաւել : Էր “վանառականաց
քաղաք”, Ես. ԽԿ. 14. Եզեկ. Ժէ-
կ, և անոր գոզը կը թափէր, աշ-
արհանութեամբ կամ անուա-
նութեամբ, գրեթէ Երովոր ծանօթ
որկիններու Տարսութիւնը : Թերեւ
այս էր պատճառաւ որ մարդարէք կը
ոչեն զանի “Անձ,” Դան . Դ. 30,
Երովոր Երկրին պարծանքը, , Երեմ.
Ա. 41, “Քաղդէացւոց փառաւո-

բութեանը պարծանքը, „ Ես . ԺԳ . 19 , “թագաւորութեանց տիկին , „ Ե ” . ԽԵ . 5 , բայց միանգամայն “ըրհ-քուշ” ու ժափուկ , „ և “հեշտամակ , „ Ե ” . ԽԵ . 1 , 8 : Բնակիչներուն հա-րաբերեան և զեղիսութեան պատ-ճառաւ , ապականութիւն և հեշտա-մակի բարեւ յետին ծայր հասած էին : ԲԵ , Ներշյ , Ներգաւ , Մերովդաք , Անգլովթթենովթ և ուրիշ հուռքեր կը պաշտուէին հոն այնպիսի արա-րազութիւններով որովք պզծութիւ-նը եղած էր նիւթ կրօնի : Հարկ էր որ Ենոպա Բաբելոնի քայ բերեր իւր վեհենդրութիւնն այն քաղցին մէ-զացը համար : Արդարէ զայիւրը զորո-մարդարէք կու տան Բաբելոնի՝ բոլոր Սուրբ Գրոց ահաւոր և զսեմ պատ-գամներուն երեկի մէկ մասն են , Ես . ԺԳ . 4-22 . ԺԴ . 22 . ԽԱ . 9 . ԽԵ . Երեմ . ԽԵ . Ծ . ՄԱ . , ևն :

Բարելոն երկար տան շնորհ մայ-րաքաջաք աշխարհի : Առ Նաբոնի-դոսի որ Սուրբ Գրոց բազտասարն է , և թուռն Նաբոնդոսոսոսորայ , կիւրոս պաշարելով առաւ զբարելոն : Յոյն պատմագրաց խօսքերը հոռ մի-արան են Սուրբ Գրոց պատմութեան հետ , այսինքն թէ կիւրոս իւր վերջին յարձակումն ըրաւ գիշերայն , երբ բոլոր քաղցաքը , պարիսպներուն ամ-րութեանը վստահ , մեծ ասին մը օր անձնանաւութեան և ի թագաւորին ու աւագանին մեծ խրախութեան մէջ էին : Կիւրոս նախ փորել տուաւ ջը-րանցը մը քաղցին առնեմտեան կող-մէն մինչև նիստիկրսի ծովակը , և ապա գետը գարձուց այն ջրանցքին մէջ , այնպէս զօրքը գետին հին ճամ-րէն որ քաղցին մէջէն կ'անցնէր և ցամանքեցաւ մտան քաղցաքը , դան . Ե . , 538 ին նախ քան գիր : Այն ժամանակէն ոկսաւ նուազիլ Բարե-լոնի կարեւութիւնը , քանզիլ կիւ-րոս իւր թագաւորութեան մոյրա-քաղցաքը ըրաւ Շօչ : Բարելոն ապրա-ատամբեցաւ ընդդէմ Դարեշի Ա. Բ. շատապեսոյ որ նուանեց զայն , քակեց բոլոր գուռները , և պարիսպներն ի-ջուց մինչեւ յիսուն արմկան բարձրու-թիւն : Ըստ Սորաբանի , Քուրեբսէս կործանեց թէլ աշխարհէր : Պարսից



ԲԱՐԵԼՈՆԻ ԱՐԱՒՍ

և Անգերունդրի յաջորդներուն ժա-մանակ Բարելոն երթալով ինկաւ , մանաւանդ . յետ որոյ Սելեկոս Նի-կատոր շինեց Սելեկիա , և ըրտւ զայն մայրաքաղցաք : Բարելոնի բնակաց մեծ մասը գացին հոն , և Սորաբանի ժամանակ , այսինքն առ Օդոսութեաւ , Բարելոն այնպէս ամայցացեալ էր որ կինար անապատ կոշւել : Հայն Բա-րելոնի տեղը կար քաղցաք մը մինչեւ չորրորդ դար և ոչ սակաւ Հրեայք կը բնակէին հոն , Ա. Պետր . Ե . 43 : Բայց այն ժամանակէն հետէ Բարե-լոն զբէթէ կը դադրի յիշուելէ . նոյն իսկ անոր աւերակներն այս վերջին երկու հարիւր տարուան մէջ սկսան գտնուիլ , և այս դարոււ մէջ միոյն հնար եղաւ անոր աւերակները գծա-քրել և նկարագրել : Այս աւերակ-ներն են մեծաւ մասամբ հողարլուր-ներ , ընդհանրապէս ազիւսէ , և են ճնշգուած և փառած ժամանակաւ , աղիւոյ բեկորներով , կպրով և իւե-ցեղէն ամաններու կտորներով իւա-նուած : Այս աղիւաներն մէկուն պատկերը վերը գրուած է : Հիլեէն չորս մզոն դէոյ հիւսիսոյին արե-մուաք կայ ուրիշ ըլուր մը զոր բնիկ-ները Գասր կ'անուանեն , և կը կար-

ծափ թէ կախաղանաւոր բարանանին տեղին է : Այս աւելքակը 2,400 ոոր երկայն և և 1,800 ոոր լցոյն : Ասոր մաս ուրիշ բարուր մը , որ Միւնկակահ կը կոչուի , նոյն մեծութիւնն ունի : Այս բլուզներէն կամ հաղակայտներէն հանուած են հաղարանոր աղիւներ սեպաձեւ գիրերով , և այնչափ հին են որշափ նարուգոդուսոր որոյ անունը ստէպ կը կարգացուի այն աղիւներուն վրոյ : Բուլը այն երկիրն ամսյիր և անհանկ է : Անառակար գաղաք և ճճիք շատ են հոն , և դրէթէ չկայ տեղ մը աշխարհիս վրոյ որ ժամանակաւ այնպէս ծաղկեալ ըլլալով հիմա յետին աստիճան անշքութեան հառած է ինչպէս և բարելոն . Խոյշեայ ահաւոր մարդարէութիւնը որ բարելոնի աւերիմանէն իրը հարիւր տարի առաջ տրուեցաւ բառ առ բառ կատարուած է , Ես . ԺԳ . 14 :

Բարելոն անունն այլարանօրէն գործածուած է , Յայս . ԺԳ . 8 . ԺԳ . ԺԷ . ԺԸ , Ասուուծոյ ժողովուն կուապաշտութիւնը , ոնապաշտութիւնը , անառակութիւնը , զեղիսութիւնը և հալածումը ցուցնելու , և կ'ակնարկէ հեթանոս Հռավիմ և այժմու Նեռը : Ումանք այսպէս կը մեկնեն նաև Ա Գետր . Ե . 13 :

2. Նաև Եգիպտոսի մէջ կար Բարելոն անուն քաղաք մը ոչ կարի Տեսի ի Տեղուպալոյ : Ումանք կը կարծեն թէ այս էր Ա Գետր . Ե . 13 , յիշուած Բարելոնը . բայց այս հաւանական չէ :

Բազէ , հզոր թէերով յափշտակէլ թաշուն , որոյ այլէայլ տեսուկները կան յԱսորի : Պիզն կը համարուէր առ Երասիցին , Ղետ . ԺԱ . 16 , բայց նուիրական էր առ Յայնու և առ Եգիպտացին : Աստուծոյ նախախնամութեանն ապացոյ է այս թաշնոյն չուն ներմ և ցուրտ եղանակներուն , Յոր . ԼԹ . 26 :

Բազմաստեղք , բյու եօթն առաջաց ի պարանոցի Յուլ առաեզատան որ զոդիակոսին երկուաստան կենդահակերցին մին է : Արենդակը կը մտնէ ի Յուլի ի միջոցի ապրէլ ամսյ , ուստի և բազմաստեզաց երեւումը նշանակ է դարձի գարնան ,

Յոր . թ . 9 . ԼԸ . 31 . Ամնվա . Ե . 8 . Բարուել , Արբահամն հօրդրօրը նարովոյ որդին էր , և հոյր Ռերեկայ , Սննդ . ԻԲ . 22 , 23 . ԻՒ . 50 .



Բալասան , իէժ կամ հզղ բազամուն կոչուած ծառոյ որ հին ատենը շատ կար Հրեաստան և մանաւանդ ի Գաղատ , Երեմ . Ը . 22 . ԻԶ . 11 : Արաքին վիրաց բժշկութեան համար շատ յարգի էր : Բուռ բազամն ծառը մշտագալար է , անոր հոյրենին և հարուստին Արաքին կամ Հապել , և ծառն է իր չորեկտուան ոոքրարձի : Շատ քիչ հզղ կու տայ : Զարգին բալասանը կը քաղսւի գլւխաւորապէս Արաքին մէջ , Մէքքէ և Մէտինէ քաղաքներուն մէջտեղ , ուստի և երբեմն կը կոչուի Մէքքէի բալասան : Հոտը շատ անոյշ է բայց սաստիկ : Մանրագին է , և թըրաց և ուրիշ արկելեան ազգաց մէջ տակաւին մեծ յարգ ունի թէ իրրէ զեղեղանին և թէ իրրէ օժանելիք մարմնոյ գեղեցկութեան համար , Սննդ . ԼԻ . 25 . Երեմ . ՄԱ . 8 . Եղէկ . ԻԻ . 17 :

Բանաղ , ԴԵ , 1 . Հին կտակարանին մէջ կը նշանակէ ֆիւնիկեցւոց , մանաւանդ Տիւրացւոց մէկ կուռքը , որոյ պաշտօնը մուծուած էր և կը կտարուէր մեծ շքելու թեամբ Երրոյեցւոց մէջ , գլխաւորապէս Սամրիս , Աստարովթի պաշտօնան հետ , Դատ . Զ . 25-32 . Դ Թագ .



ԳԼՈՒԽ ԲԱԱՎԱՂՈՒ, ՏԻՒՐԱՅԻՈՑ ԴՐԱՄԵ
Ժ. 18, 28. Տես Աստարավք. Բա-
հաղ բառին յոքնակին, բահաղիմ,
կը նշանակէ բահաղու պատկերները
կամ անդրիները, Դատ. Բ. 11. Ժ.
10. թէ այս կուռքին պաշտօնը որ-
շափ ստվրական էր Փիւնիկեցւոց և
կարգեդոնացւոց մէջ, յատոնի է ան-
ձանց յատուկ անուններէն. զորօրի-
նակ, Փիւնիկեցւոց մ.ջ Եթբաաղ,
Յերրորաաղ, Աստրուբազ, այլովքն
հանդերձ: Բարեկացւոց մ.ջ ալ նոյն
կուռքը կը պաշտօւէր Բէլ անուամբ
որ Բահաղ բառը ուրիշ մէկ ձևն
է, Ես. ԽԶ. 4. Երբմ. Մ. 2. ՄՎ.
44: Բահաղ կը պաշտօւէր Բարեկան,
այն քաղքին անուանի աշտարակին
մ.ջ, որոյ վերնատունը միանդամայն
դիտանոց էր աստեղացիսական, և
հօն կը պահուէին աստեղացիտական
դիտողութիւնք:

Բարոր քննիչք կ'ընդունին թէ Ա-
րեկեան աստեղագիտական Բամ
մանաւանդ քաղդէական առաօպե-
լուրանութենէ յաւաշ եկաւ երկնա-
յին մարմնոց պաշտօնը: Ընդհանրա-
պէս կը կարծուի թէ Բահաղ կամ
Բէլ արեգակն էր, և թէ այսու ան-
ուամբ յիշեալ լուսաւորը կ'ընդունէր
աստուածային պատիւ: Բայց Յոյն
և Հռովմայցին մատենագիրը Բարե-
լուցւոց Բէլը կ'անուանն Արամազդ
Բէլ, որ կը նշանակէ լուսմթագ
միլորակը, որ Արսւեկին կամ
Աստղիկան հետ կը համարուէր ամէն
ախտաւարութեան տուիշ և պահ-



ԱՍՏԱՐՅ, ՏԻՒՐԱՅԻՈՑ ԴՐԱՄԵ

պանիչ: Լուսնթագ, Արուսեկին
չետ, չամաստեղութեանց երջանիկն
էր, ընդ որով բախտաւոր թագա-
ւորները միայն կը ծնանիին: Ուստի
շատերը կը կարծեն թէ Բահաղ ան-
ուամբ պաշտուածը Լուսնթագ էր,
ինչպէս որ Աստարովթ անուամբ
պաշտուածն էր Արուսեկի մոլորակը:
Ապաքին արեգակն ալ կը պաշտուէր
իրեւ աստուած վերցիշեալ ազդաց
մէջ, բայց կը յիշուէր իր ըուն ան-
ուամբ, ինչպէս ՚ի թագ. ԻԳ. 11:

Բահաղու մէհաններն ու բագին-
ներն էին ընդհանրապէս բարձր տե-
ղեր: Մահասէ կրուսաղնմի տաճա-
րին երկու գաւիթիներուն մ.ջ կանգ-
նեց բազիններ բոլոր զօրովթ և անց
երկնից և մանաւանդ Աստրովթայ,
՚ի թագ. ԻԱ. 5, 1. կրուսիս կը
սպառնայ այն Հրէից որ իրենց տա-
նեաց վրայ զոհ մատուցած էին Բա-
հաղու, Երեմ. ԱԲ. 29, և Յովսիա
կրօդանեց բագինները զօրս Աբազ
կանգնած էր իր վերնատան տանիքին
վրայ, ՚ի թագ. ԻԳ. 12:

Բահաղու կը զնուէր մարդ, ինչ-
պէս կ'ըլլար նաև արեգական: Երե-
միա կը յանդիմանէ Յուգայի և Ե-
րուսաղնմի բնակիչները, քանի զի
՚Բահաղին բարձր տեղուանքը շնու-
ցին, որ իրենց տղաքները կրակով
այրեն, Բահաղին ողջակէզ ըննն, ո
կրեմ. ԺԹ. 5. Ա.յս Խօսքը յայտնի
կը ցուցնէ թէ այն ողորմելի տղայք
կրակով կը սպանուէին ի պատիւ
Բահաղու: Տես Մողաք:

Խօսքելի որդիկը յօժար էին պաշ-
տել զԲահաղ: Տես ԹԽ. ԻԱ. 3.
Դատ. Բ. 13. Գ. 7. Առ Սամուելիւ
Հրեայք թողուցին իրենց կուռքերը,

Ա. Թագ. Ե. 4: Ալյսպէս աեեց առ
Դաւթիւ և Սողոմնիւ. բայց առ
Աքայարաւ, որոյ կին Յեզարէլ
դուստր էր Ափդուացոց թագաւորին
Նթրաազու, նորէն մեծ շքեղու-
թեամբ հաստատուեցաւ Բահազու
պաշտօնը, Գ. Թագ. Ժ. 31.

Ուրիշ բառերու կցուելով, Բա-
հազ կը նշանակի նաև ուրիշ աստ-
ուածներ: Բահազդէքերիթ, կամ
“տէր ուբատի”, էր աստուած Ափ-
քեմացոց, Դատ. Ը. 33. Թ. 4: Քէլփենովիր, կամ “տէր Փետովորյ”,
էր պիղձ կուոք Մովարացոց, Թու.
Ի. 3, 5. Ովկ. Թ. 10: Բահազ-
ձանճիկ, էր աստուած Փղշտացոց
յԱկարու: Տես Քենզզերուլ:

2. Բահազ բառը կը տեսնուի նաև
աեղոյ բարդ անուններէն ունաց
մէջ, և Բահազ աշտաւծոյն վերա-
բերութիւն չունի:

Բաղա, Ծննդ. Ժ. 2: Տես Սե-
զովիր:

Բաղաամ էր անուունի իջձ Փա-
թուր քաղքէն, առ Եփրատայ, Թու.
Ի. 5: Մովարու թագաւորը Բաղակ
տեսնելով Խորպիկացոց բազմու-
թիւնը, և վախինով անոնց յար-
ձակումէն իր Երկիրն փոյ, կանչեց
զիազաամ, որ իր Կարծեցեալ գերա-
դոյն զօրութեան համար նշանաւոր
էր, գալ և անիծել զիարոյելացիս: Բաղաամ,
թէպէտ արծաթ ասէր էր, լաւ
համարեցաւ հարցունել զԱստ-
ուած որ արգելեց անոր երթալ առ
Բաղակ: Բաղակ ուրիշ պատօնամա-
ւորներ զրկեց, որոնց հետ վերջապէս
Բաղաամ գնաց առ անց համար թեան
Աստուեց, որ հրեշտակ մը զրկեց
պատօնէլ անոր ճմբան և զգու-
շացնել զանի: Հռն պատահեցաւ
Բաղաամու իշուն պահնելիքը, Թու.
Ի. 22, 35: Բայց Բաղաամ փոխա-
նակ անիծելու, սափուեցաւ Աս-
տուծոյ հողիւն օրհնել Խորպիկի
որդիկը: Այս ըրաւ Բաղաամ երկ-
րորդ և երրորդ անդամ, այնպէս որ
զայրացաւ Բաղակ և մեծ բարկու-
թեամբ արձակեց զիազաամ: Յետոյ
գուշակեց Բաղաամ ինչ որ Խորպիկ
պիտի ընկը ժամանակաւ շրջակայ
ագգաց. և յորդուելն ետք զիա-
զակ կռապաշտութեան և պառնկու-

թեան հրապուրել զԽորպիկացիս,
քանզի ոյս մեղքերով Խորպիկացիք
պիտի բարկացնելին զԱստուած և
մերժուէին անիկէ, հրաժարեցաւ Բա-
ղաամ Բաղակին և գնաց իր երկիրը:
Այս չար խորհուրդն ի գործ դրաւ
Բաղակ: Մովարացի կանսյք հրա-
պուրեցին զիշրայեցիս ի պիղձ և ի
կռապաշտ պաշտօն Բելիքեգովլույ, և
ոյս պատճառու 24,000 մարդ բա-
րանուեցաւ Խորպիկին, Թու. Ի. 4-1. Լ. 16. Բ. Պետր. Բ. 15.
Ցուգ. 11. Յայշ. Բ. 14:

Բաղաամ հաւանականապէս Սե-
մայ սերունդ էր, և ստոյդ գիտու-
թիւն ունէր ճշմարտին Աստուծոյ
վայ: Բաղաամ կը կոչէ զԱստուած
իւր տէր Աստուածը, Թու. Ի. 18,
բայց և այնպէս կ'երևի թէ Կախարդ
և սոււ մարգարէ էր միայն, նման
ոյն շատերուն որ կային Խորպիկի
թագաւորաց ժամանակը, մինչեւ որ
հակուակ ելաւ Աստուծոյ ժողո-
վորեան: Այս առթիւ Բաղաամ,
հակուակ իւր կամաց, ընդունեցաւ
բարձր պատգամներ Եհովայէն, բայց
և այնպէս անոր սիրոր չփոխուեցաւ
և Բաղաամ չմեռաւ “զմահ արդա-
րոց”, Թու. Լ. 8. Յետ. Բ. 22:

Բաղակ, էր թագաւոր Մովարաց-
ոց, երբ Խորպիկացիք կը մօտենային
խոստացեալ երկիրն: Բաղակ զար-
հուրեցաւ թէ գուցէ յարձակէին
Խորպիկացիք իր վրայ և սպաննէին
զանի, ինչպէս ըրած էին Սեհոն և
Ովդ թագաւորներուն, ուստի և Բա-
ղակ ազակեց զԲաղաամ հարցուկ
գալ և անիծել զաննուք: Անոն եր-
իւղը միանամանյն զգուշութիւններն
ընդունայն եղան, Բ. Օ. Բ. 9: Տես
Բաղաամ: Տեսու որ ամեննէին վախ-
նաու պատճառ չունէր Խորպիկացի-
ներէն, եթէ խաղաղութեամբ եր-
թար անոնց հետ, և ոչ ամեննէին
յօյս կար անոր, եթէ պատերազմի
բանուէր անոնց հետ:

Բաղաամ, էր Արբահամու սե-
րունդն Քետուրաւ, Ծննդ. Ի. 1,
2: Սովէ և եղրայիններ հաստատե-
ցին իրենց ընակութիւնն Ապատ ատ
Արարիա, և այսպէս Բաղդատ որ
Մովեցի ոյսինքն Սովէեան էր՝ ազ-
գական և բարեկամ էր Յորայ, և

եկաւ ցաւակցին նմա անոր վիշտերուն
մէջ, Յօր. Բ. 11. Ը. մը. ին. Անոր
դիմաւոր փառար ոս էր թէ յան-
կարծ, արագ և աչեղ է Աստուծոյ
բարկութիւնը կեղծաւորաց և հա-
րուստահարչաց վրայ:

Բաղտատասար, իշխան Բիլայ, քաղ-
դէկան անուն է որ արուեցաւ
Դանիէլի Նարուգոդսնոսորայ ար-
քունեաց մէջ, Դան. Ա. 7. Դ. 8.

Բաղտատար, Բարելոնի մէջ Քաղ-
դէացոց վերջին Թագաւորին անունն
էր, 538 նախ քան զի՞ր. Այս
Բաղտատար է որ ամբարիշա ինձցյք
մը ընկերով ինք խմեց և իւր պաշտօ-
նակալիներուն ալ խմել տուալ իւր
հաւուն Նարուգոդսնոսորայ ձեռքով
իրուուղեմոյ տաճարէն բերուած
նուիրական անօթներով. Բաղտատար
սարսափեցաւ տեղուելով մարդու
ձեռքը որ կը գրէր պատին վրայ. և
նոյն գիշերը սպանուեցաւ Բաղտա-
տար, քանի զի Մարք, զօրավարու-
թեամբ Դարեկի և կիւրօսի, առին
Բարելոն քաղաքը, Դան. Ե. Տես
Բարելոն:

Բան, Սըրորդութեան երկրորդ
անձին արտղուներէն մին, կը ցուցնէ
թերեա թէ Աստուծած իւր գործելովը
և ուսուցանելովը կը յայտնուի, ինչ-
պէս որ մարդուս խորհուրդը կը յայտ-
նուի բանիւ, այսինքն խօսով. Ա
Յօդհ. Ա. 4. Ե. 7. Ցայտ. ԺԹ. 13.
“Տէրոք խօսըր հասարակ մէ էր Հին
Կոստանինին մէջ, և կը նշանակէր
ժիշտ Ենովյայի յայտնութիւնը. Քրի-
սոսի դալստենէն բաւական տան ա-
ռաջ Ասւըր Գրոց Հընայ մէկիշներն,
ուր որ այս գիշերին մէջ Ենթավա բա-
ռը կը հանդիպէր, անոր տեղ կը
գործածէին Բան, խօսք, բառը. և
այս բառը ծանօթ էր Հընէից մատե-
նագիրներուն իրըն աստուծածպին
էսութեան մը, Աստուծոյ որդւոյն,
անունը. Այս բառին նշանարիս նշա-
նակութիւնը, այսինքն գրիստո-
որի համար ըսուած ըլլալը ցուցնել
շատ կարես թուեցաւ Յօդհաննու,
վերջին ներշնչեալ հեղինակին, որց
վերջին աարիներուն մէջ Գրիստոսի
անձին վերաբերեալ քանի մը մոլորաւ-
թիւններ առնուեցան արեւեան փե-
լլաստայութենէն, և օկսան սպրդիլ

Գրիստոնէտան եկեղեցւոյ մէջ Յով-
հաննէս կը նկարագրէ “Բանը, Երբէ
անձնաւոր և ասուուածպին էու-
թիւն, ինքնագոյ, և համագոյ ընդ
Հօր ի յաւիտենից, բայց և այնպէս
ուրցին անիէ Երբէ Որդի, արարիչ
ամենայն արտօնուոց, և առ մարդիկ
արուած կենաց և լուսոյ պրիբար-
գերջապէս ի լրման ժամանակաց
մարմնացաւ ի մէջ մարդկան, Յօդհ.
Ա. 1-3, 14: Յովհաննու Աւետարա-
նը լի և յատակ է Գրիստոսի առա-
ռածութեան վրայ, Յօդհ. Ի. 31:

Բանակ: Այս բառը շատ անդամ
գործածուած է Խորայելացւոց շուե-
րը ցուցնեն Եգիպտանուն քանան,
և Լեական օրինաց մէջ կան մա-
սեր որ բանակին “մէջն կամ բանա-
կէն գուրու, գործուած իրաց կը վե-
րաբերին: Բայսը մազովուրդը կը բաղ-
կանար վեց հարիւր հազար պատե-
րազմողներէ, Թող զկանայս և զման-
կունս, Թու. Ա. 2. և բաժնուած
էր չորս գունդ, այնպէս որ չորս
դիէն իրը թէ բառակուսույ մը մէջ
կ'աւանէն խորանը, և իւրապանչիւր
գունդ ուներ ընդհանուր գրոշ Շը,
Թու. Բ. 3: Անիշափ բազմութեան
կարգաւ և հնազանգութեամբ բա-
նակիին և չուելին արգարե զարմա-
նալու արժանի էր: Բաղտամ Մո-
վարու բարձանց վրայ կենալով ահիւ
և զարմացման տեսաւ այն ահաւոր
տեսիլը. “Ով Յակոր, քու վրաննե-
րդդ, ու, ով խորացէլ, քու խորան-
ներդ ինչ գեղեցիկ են:” Անոր Տէր
Աստուծածը իր հետն է, Թու. Իդ.
Իդ:

Խորայելի գունդերուն բանակատե-
ղէ բանակատեղի չուելուն համար
արուած հրամանը մանր յիշուած է,
Թու. Բ. Ժ: Քառասուն և մի չուց
անանները կան Թու. Լ. Գ. առաջին
չուէն որ էր Բաննէս, և եղաւ աղ-
րիե. մէջ, 1491 ին նախ քան զի՞ր.,
մինչ վերջն չուն Յորդանանու ե-
ղերը քառասուն տարի յետոյ: Տես
Ելից Գիբք:

Անապատին մէջ ճանապարհոր-
դոցք սովոր էին իրենց սովորեր և
կարտոիները բոլորակ ձեռով շարել
իրրե պատուար, և այն բոլորակին
մէջաւեղ կանգնել իրենց վրանը: Այս

կերպով կը բանակէին մեծամեծ կա-
րաւանք և զօրք, Ա. Թագ. Դ. 5.

Բանեա, էր որդի Յովհաղույի, և
Հրամանատար Դաւթի թժիկնապահ-
ներուն: Անոր անձման քաջաթիւն-
ներուն քանի մը օրինակները լիշ-
ուած են, Բ. Թագ. Ը. 18. Դ. 20.
-23. Բանեա յարեցաւ Սողոմոնի
մինչ ունակը Աղոսիսյի կը նպաստէին,
սպաննեց զՅովաբ հրամանաւ Սողո-
մոնի, և փոխանակ Յովհարայ եղաւ
ընդհանուր հրամանատար զօրաց, Գ.
Թագ. Ա. 36. Բ. 29-35:

Բաներեգեա, որդի որոբան, Գրիս-
տոս տուա պյու անունը Զերեգեայ
որդոց, Յակոբոյ և Յովհաննու,
Մարկ. Գ. 17, թէրեւս սա պատ-
ճառաւ որ անոնց քարոզութիւնը
հզօր և աղդու էր: Ունակը կը կար-
ծեն թէ այն անունը տրուեցաւ ա-
նոնց, երբ յիշեալ երկու եղացը
խնդրեցին Գրիստոսէ կրակ իշեցնել
երկինքէն, և Կործանել Սամարաց-
ւոց այն գերզը որը բնակիչք շուզե-
ցին ընդունել զինուու և աշակերտ-
ները, Ղ. ու կ. Բ. 53, 54:

Բառանարաս, որդի Ֆէնարանիւսն,
կը կոչուէր նաև Յովհաս, էր աշա-
կերս Յիսուսի և ընկեր Պօղոսի ա-
ռաքելոյն: Բառանարաս Ղ. և տացի էր,
և ընկի կիպրացի: Կ'ըսուի թէ զա-
ճառաւելով իւր բոլոր ստացուածքը,
անոնց գինը բերած և դրած էր ա-
ռաքելոց սուրբ: Գ. 36, 37:
Երբ Պօղոս Երսւասէմ եկաւ, իւր
դարձէն երկք ապրէ ետքը, իւր յամի
Ծ. 38, Բառանարաս ներկայացուց
զանի միւս առաքելոց, Գործ. Բ.
26, 27: Հնդ տարի ետքը, Երսւա-
սէմոյ եկեղեցին լսելով Աւետարա-
նին յառաջադիմութիւնն յԱնտիոք,
չոն զրկեց զիտանարաս, որ մեծ ու-
րախութեամբ տեսաւ Առաւելոց
շնորհաց զարմանալիքը, Գործ. Ժ. Ա.
20-21: Յետոյ գնաց Բառանարաս
Ցարոսն ինդրել զօղոս և յերել
Անտիոք, ուր մէկտեղ բնակեցան
երկու տարի, և շատ մարդիկ դար-
ձան ի հաւասու: Պօղոս և Բառանա-
րաս թօղին զԱնտիոք յամի Ծ. 45
ոզորմութիւն տահելու համար Ան-
ահորայ եկեղեցին յեկեղեցին Երու-
սաղեմոյ, և քիչ ետքը դարձան, ի-

բենց հետ բերելով զՅովհաննէս
Մարկոս, Գործ. Ժ. Ա. 28-30. Ժ. Բ.
25: Մինչ անսիր Անտիոք էին,
Սուրբ Հոգին ըստաւ, սրոշի զուսինք
այն դործին համար զոր Տէրը սահ-
նանած էր անոց տալու, սյուրինքն
նոր եկեղեցիներ անկելու հեթանուաց
մէջ: Պօղոս և Բառանարաս զացին
կիպրոս և փարուն Անդյ քանի մը
քաղաքները, Գործ. Ժ. Գ. 2-14, և
երկք տարի ետքը դարձան Անտիոք:
Յամի Ծ. 50, Բառանարաս և Պօղոս
Առուուց եկեղեցիներէն կարգուեցան
պատգամաւոր առ առաքեալը և ե-
րիցաւն որ յԵրուասղէմ քանի մը
խնդրոց համար զորս յուզած էին
հրէութեան նախանձաւորք: և Երու-
սաղեմի եղբարց վիհան առնելով
յիշեալ ինդրոց վրայ, դարձան իրենց
հետ սւնենաւով զնիվա Բառանարաս
Անտիոքոյ մէջ սկսաւ կեղծաւորիլ
Պետրոսի թէլադրութեամբ, ուստի
և յանդիմունութիւն լոեց Պօղոսէն:
Մինչ Երկրորդ առաքելաշկան ճամ-
բորգութեան մը համար կը պատ-
ճառաւուէին Պօղոս և Բառանարաս,
մէջ ծագեցաւ անոնց մէջանզ Մար-
կոսի համար որ Բառանարասոյ եղ-
բօրորդին էր: Այս պատճառաւ
բաժնուեցան իրարմէ, Պօղոս գնաց
Ասիս, իսկ Բառանարաս՝ Մարկոսի
հետ, կիպրոս, Գործ. Ժ. Գ.-Ժ. Ե.
Գործ. Բ. 13: Բառանարասոյ վրայ
պյունու նաև բան մը չենք երաներ: Ա-
րարերէն լեզուով անվանու Աւետա-
րան մը կայ որ Բառանարաս կ'ընծայ-
ուի, և թուզթ մը սր կը իսուի Մար-
կոսուկան տնտեսութեան կապակցու-
թեան վրայ Աւետարանին հետ, բոցց
յայտնի է թէ ուրիշէ մը դրսւած է:
Բառանարասոյ անունը նախնի եկե-
ղեցւոյն պատմութեան մէջ շատ
յարգի էր: Երբ Բառանարաս իւր բո-
լոր ստացուածքը տաւաւ Գրիստոսի,
տուաւ նաև ինքզինք, ինչպէս յայտ-
նի կը անենուի անոր անձնանուէր և
կատարեալ աշխատելէն առաքելա-
կան գործին մէջ: Բառանարաս ոիրելի
դարձակից էր Պօղոսի, ինչպէս էր Եր
Մարկոսին լութերի, և էր արդա-
րէ սրդի միիթ արութեան՝ Գրիս-
տոսի եկեղեցւոյն համար:

Բասան, դուշբեր, թու. իԱ. 33,

Եր բլրային երկիր Պաղեստինու մէջ Յօրդանանու արևելեան կողմէ, ի մէջ Հերմոն լեռանց ի հիւսիսյ, և Գաղաղադու լեռանց և Ամմանացոց երկրին ի հարաւոյ: Երկիրն այս անունն առած է գետնին կակուղ և աւազուտ յատկութենէն: Սուրբ Գրոց մէջ Բասան գովութեամբ կը յիշուի իր կաղնիներուն մեծութեանը, արջառներուն ազնութեանը և արօտներուն առատութեամբ համար: “Բասանու խշերու ճարպու” Բ. Օր. լ. Բ. 14. “Խոյերու, գառներու, նոխազներու ու զուարակներու՝ որոնց ամէնը Բասանի գեր անասուններ են, ” Եղեկ. 1. թ. 18: Եսայեայ Բ. 13 համարին մէջ Բասանու կաղնիները կը յիշուին Լիբանանու եղեիններուն հետ: Արդի ճանապարհորդք կը պատմն թէ երկիրը տակաւին լի է կանաչագեղ և բարեկեր մարգք, հովիսներէն կ'անցնին զփափուցիչ գետաներ, ըլուռներ զարդ տրուած են զրակ զրակ անտառները, և արօտներն առաս ճարակ կը մատուցանեն անոնց մէջ արածուող հօտից և անդեղոց: Առ Յեսուաւ, Արքովիք, Բասանու զիխաւոր գաւառներէն մին, անէր զաթուուն պարապաւոր քաղաք, Բ. Օր. Դ. 43. Յես. ի. 8. իԱ. 27. Ովդոյ և անոր ժողովութեան նուածուելէն ետքը, Յես. Ժ. 4. Բասան յատկասը Մանասէի ցեղին: Դաւիթ պաշար կ'առնէր այս գաւառնեն, Գ. Թագ. Դ. 13: Հազոյէլ տիրեց Բասանու, բայց Յովաս ետաւալ զայն, Գ. Թագ. Ժ. 33. Ժ. Դ. 25. Բասան բառէն ելած է Ցունարէն Բատանէա անունը, արդի Արաբերէնի մէջ Էլ-Պօդէյն: Բոյց այս վերջին Բասանու հարաւոյին մասն էր միոյն: Հին Բասանու մէջ էին Հովմայեցոց գաւառները Գաւլոնիք, Տրաքոնիա, Աւրանիա, Բատանէա և իտուրէա:

Բարք, Թագաւոր Աղոստիոյ առ Արբահամաւ, Ծննդ. ԺԴ:

Բարքաբբա, առ Քրիստոսի նշանաւոր աւազակ որ բանտարկիալ էր և մահապար իսուսութեան և սպանութեան համար: Հոռովածքական կառավարութեան սովորութիւնն էր, Հրեաներուն սիրաց շահելու համար:

Զատկի տօնին արձակել Հրեայ բանտարկելոց մին զոր Հրեայք կ'ընտրեն: Պիհատոս ջանաց այս սովորութեան համեմատ արձակել զիխուուս, բայց Հրեայք ինդրեցին զիարաբրա, Մատթ. իԵ. 16-26:

Բարքակ, եր որդի Արինուամայ, Ներկթաղիմ կագէս քաղցէն, Աստուած Դիերովայի, մարգարէ կնոջ, միջոցաւ հրամայից Բարակայ ազատել զիարայէլ Փանահացուց Յարին թագաւորին ձեռքէն: Բարակ խօսք առնելով Հերովրայէն թէ անոր հետ պիտի երթար, ժողվեց 10,000 մարդ, և բանակեցոց զանոնք թարօր, թերևս իսուսափելու համար թշնամույն 900 երկաթի կառքերէն, Դատ, Դ. 3: Աստուած ինքնին պատերազմեցաւ փոխանակ Խարայէի որդւոց: Դիերովայի և Բարակայ երգը, Դատ. Ե., կը պատմէ անոնց յաղթութիւնը: Բարակայ անունը յիշուած է հաւատով երևելի անձանց կարգը, Երր. ԺԱ. 32:

Բարքաբիք, Մատթ. իԳ. 35: Յայտնի չէ թէ ով էր այս Բարքաբիս: Թերես այն Զարպարիայի հայրն էր որյ մահը յիշուած է Բ. Մնաց. իԴ. 20, 21. և թէպէտ այս Զարպարիայի համար ըսուած է թէ որդի էր Յովիադայի, Հրէից մէջ սովորութիւն էր միևնույն անձի երկու անուն ունենալ: Հաւանական է սակայն թէ բուն իսկ Զարպարիա մարգարէին հայրն էր, ինչպէս նոյն իսկ մարգարէութեան մէջ (զԼ. Ա. 1,) Բարքաբիսը որդի հոյուած է Զարպարիա: Թերես Զարպարիա մարգարէ սպանուած էր, և պատմութիւնը ծանօթէ էր աւանդութեամբ: Հրեայք անտարակայս զիտէկին այս գէպքը, պատթէ ոչ կը հերցէկին Քրիստոսի խօսքը որ յանդիմանութիւն էր Հրէից գէմ:

Բարքաբաս: Բաս Յշն լեզուին, ուրիշ բոլոր ազգեր, որչափ և ուսեալ: և Կիբթ ըլմացին, “բարքաբաս” էին: Ռւստի Պօլոս “Յշն և բարբարոս”, անուամբ բոլոր ազգերը կ'իմանայ, Հոռովմ. Ա. 11: Ղուկաս “բարբարոս” կ'անուանէ Մալգա կղզւոյն ընակիչները, Գործ. իԵ. 1, 4: Արդարէ, “բարբարոս” բառը Արք. Գրոց մէջ կը գործածւէի օտարակա-

նաց համար որ մասենագրին բնիկ լեզուն չէին խօսեր, Սաղմ. ձժ. Դ. 1, և զայրենական բնութիւն կամ բարը անենեին չի ցուցներ անոնց վրայ որոց համար կը գործածուի :

Բարեկար : Ալյոպէս թարգմանուած է՝ Նոր կատարանին մէջ Յունարէն բառելիեր բառը որ կը նշանակէ փաստաբան, ուսուցիչ կամ մըկիթարիչ : Բարեկար մերադիրը արդուած է մեր Փրկչին : “Հօրը քով բարեկար սւնիք Յիսուս Քրիստոս արդարը”, Ա. Յովէ. Բ. 1. Բայց աւելի յածախ կը նշանակէ Հոգին Սուրբ : Հոգին Սուրբ “միւս Միկիթարիչն” է որ եկաւ յետ Քրիստոսի, և Քրիստոնական եկեղեցւոյն խոսացուած մեծ օրհնութիւնն է, Յովէ. Ժ. 16, 17, 26. Ժ. 1. Միկիթարիչը բառը ճշշիւ չի ցուցներ Հոգւոյն Արբոյ պաշտօնը, վասն զի Հոգին Սուրբը ոչ միայն միկիթարելու համար էր, այլև օգնելու և առաջնորդ երու Քրիստոնէից, ինչպէս ըրաց Քրիստոս : Հոգւոյն Արբոյ վերաբերեալ խոսուումը բուն կատարուեցաւ առապեկալս : Միկիթարիչը օգնեց անոնց երր անոնք ժողովոց առջեւ կոչւեցան, առաջնորդեց անոնց ճշմարառութեան և փրկութեան վերաբերեալ երաց մէջ, յիշեցուց անոնց Քրիստոսի խօսքերը և գործքերը, և յայսանց անոնց դարւ բաները : Հոգւոյն ներկայութիւնն առներ իրեն հետ շնորհաց յազթական նշանները, և կը լւցուներ Քրիստոսի բացակայսւթիւնը : Եկեղեցին է տակաւին ընդ արնաւտութեամբ Միկիթարչին, և նշյն Հոգին ատակաւին կը յանդիմանէ աշխարհ մեղաց, արդարութեան և հանդերձեալ դատաստանին համար :

Բարեկար : Տես Յիմիմա :

Բարեւ : Ողջունելու սովորական ձեն առ Հըսոյս եր Շուշ լուհի, այսինքն “Խաղաղութիւն ընդ քեզ”, Նշյն բառերը կը գործածուին նաև Արարացւոց մէջ մինչև ցայսօր, այսինքն Ալեւլու լուհի, առ որ ողջունեալ անձը կը պատասխանէ, “Խաղաղութիւն ընդ քեզ” : Սուրբ Գրոց մէջ կան ողջունիք ուրիշ ձևեր, որոց մեծ մասը մաղթանք են, զորօրինակ .

“Տէր ընդ քեզ..” “Ուշ կամ” “Ուրախ լեր..” “Որհնեալ լի եր գու ի Տեսանէ..” Արեկելեանք գեռ ստէպ և մեծ կարեւորութեամբ կը գործածեն սյուպիս ողջուներ : Արարացւոց մը նամակը գրեթե լի է ողջունեիւք : Եթէ քեզի զար զյժ տալու թէ տունդ կ'այրի, նախ օրուան ողջոյնը տալու և առնելու էր, և ապա թերեւս պիտի ըսէր, “ինչ որ Աստուած կամի, բարի է, բայց դիտցիր որ տունդ հիմա ըցերու մէջ է”, Արեկելեանք



ողջոյն տալու տաեն նաև ոյլեապյլ արարողութիւններ և շարժուածներ կը կատարեն : Մերթ կը համբուր ընը զիրար, մերթ կրտսերագ զնը երիցագունին ձեռքը կամ մօրուքը կը համբուրէ, կամ ձեռքը կուրծքին դրայ դնելով կը խոնարհի մինչև գետին, և ապա կանգնելով ձեռքը բերանը կամ ճակատը կը տանի : Տես Յակոբոյ ողջուներ զետաւ, Մննդ. ԽԳ. և բաղդատէ Մննդ. Ժ. Թ. 1. ԽԳ. 7. ԽԲ. 6. Ա. Թագ. ի. 23. Բ. Թագ. Ա. 2. Յովէ. ի. 26. Ալյո քաղաքավարական արարողութիւններէն ումանք կատարելու համար բաւական ժամանակ կը պահանջուի, սւստի երբ Եղիուէ իր ծառան զրկեց մեռեալ մանկան վրայ մարզարէին զաւազանը դնելու, պատուիրեց անոր ոչ մարդու բարեւ տալ, և ոչ բարեւ տուողին բարեկին պատասխան տալ, Դ. Թագ. Դ. 29 : Նշյն պատճառաւ Քրիստոս պատուիրեց եօթ ահամինից ընաւ մէկուն բարեւ շտալ ճամբան,

Ղուկ. Ժ. 4. պյախիքն պյն ձեւաւոր և ձանձրալի կերպով ի զուր ջփառանել ժամանակը Արեւելաքիրենց քաղաքավարական ձևերը կ'ընեն շատ անգամ՝ արտաքրօստ և ոչ ի սրտէ. բայց Գրիգորոսի օրհնութեանն էր ի սրտէ, և կը բերէր իրեն հետ քան զկեանս լաւագոյն բան մը՝ “իմ խազազնութիւնն կու տամ ձեզէ. չէ թէ ինչպէս աշխարհո կու տայ, ես ձեզի կու տամ”, Յոհվ. ԺԴ. 27:

Բարբուդիմոս, երկուտառան առաքեալներէն մին, Մատթ. Ժ. 3. Մարկ. Գ. 18. Ղուկ. Զ. 14. Գործ. Ա. 13: Փիլիպպոսի հետ կից կ անսւանուի, և թուի թէ մինոյն անձն էր զօր Յօհվաննէս կը կոչէ Նաթանյայէլ, Յոհվ. Ա. 45-51, և կը յիշէ միւս առաքեաց հետ, Յոհվ. Ի. Ա. 2: Թերեւ Բարթուղմիւսոսի բուն անունը Նաթանյայէլ էր, և ընդհանրագէտ կը կոչուէր հօրն անուամբ Բարթուղմիւսոս կամ Պարթոսմէ, այսինքն որդի թողմէիք: Տես Առաքեալ և Նարանայիլ:

Բարձր տեղ: Հին Քանանացիք և ուրիշ ազգեր երկնային մարմինները և իրենց կուռքերը կը պաշտէին ըլլուցներու, լեռներու և յատուկ շինուած բարձրաւանդակաց վրայ: Խորայելացւոց պատուիրուած էր ջնջել այս կապացանական տեղերը, Բ. Օր. ԺԲ. 2, բայց անսինք փոխանակ այսպէս ընելու, նմանող եզան հեթանուաց, և նախ պատշեցն զինովան բարձր տեղեր, Ա. Թագ. Թ. 12. Գ. Թագ. Գ. 4, և ապա՝ կուռքեր, Գ. Թագ. ԺԲ. 7. Գ. Թագ. ԺԲ. 10, 11: Բարձր տեղերուն վրայ շինեցին նաև մէհէաններ, “բարձր անդերու կռասաւներ, ” Գ. Թագ. ԺԳ. 32. Գ. Թագ. ԺԲ. 29, և ունէին յատուկ քուրմեր, Գ. Թագ. ԺԲ. 32. Դ. Թագ. ԺԲ. 32: Այլինչով անտառներ նուիրուած էին այլինչով կոյց, և բարձր տեղերը կռապաշտութեան հետ կապով: Այս էր մէկ պատուը թէ թէ ինչու համար կ'ընու համար Եհավա կը պահանջէր որ Հըրէից տօները և զները միայն երաւաղէմ կատարուեն, անձնամբ մէջ ինչու պատուեցաւ երթալ Եդիզոսո ապստամբ Հըրէից հետ, Երեմ. ԽԳ. Յիշան մահուան Երեմիայի, բայտ անդութեան բարտնեաց, Բարուք

ծայ ժողովուրդն ազատ մնար անտառներու գոյթակղութենէն, և միաձայն վկայէր կռապաշտութեան դէմ: Մարգարէք կը յանդիմաննեն զիսրոյելացին բարձր տեղերու պաշտաման համար զօրս պարտէին մասւանդ կործանել. բայց շատ քիչ թագաւորներ կը յիշուին Սուրբ Գրաց մէջ որ պյն պատուէրը կատարեցին, թէպէս թագաւորաց շատերը նախանձաւոր էին օրինաց: Տաճարին շինուելէն առաջ բարձր տեղերը բուրզին հակառակ չէին օրինաց, բաւական որ Աստուծոյ միայն երկըպատութիւն մատուցուեր հնա: Այս դատաւորոց թուի թէ քանի մը մասնաւոր պարագաներու մէջ թշվարուեցաւ բարձր տեղերու պաշտամն, և Սոմբուէլ զոյն մասպայց շատ անգամ այնպիսի տեղեր ուր տապահուի չկար: Նզին իսկ Դաւթի ժամանակ ժողովուրդը կը զոհէր Տէրոջը Ակլով, Երաւաղէմ և Գարաւան: Բարձր տեղեր աւելի յանձնու էին նարեւի թագաւորութեան մէջ, և պյն ըլլոց վրայ ժողովուրդը շատ անգամ կուոց երկրպագութիւն կ'ընէր, և անթիւ գարշութիւններ կը գործուէին: Տես Անտաներ:

Բարուք, օրհնեալ, 1. որդի Ներեսոյ, Յուդայի ցեղէն երեւելի տօւնեմը: Մաերիմ բարեկամ էր Երեմիայի: Իրը 605 ին գրեց Երեմիայի ատամածաւոր պատամինն ի բերանդ նորին իսկ Երեմիայի, և պահարդաց ժողովրդեան, և դարձեալ իշխանաց ունանց: Այս վերջնիններն առին դիբը, և ինչ որ գրուած էր իսկըն ինացուցին Յուդային թագաւորին որ հրամայեց շնչել դիբը: Բարուք գրեց զայն երկրորդ անգամ քանի մը յաւելուածներով, Երեմ. Լ. 9: Կը կարծուի թէ Բարուք իր եղբօրը Սարպիպի հետ Բարեւելոն գնաց, այս քաղքին վրայ Երեմիայի ուուշակութիւններովզ, Երեմ. ՄԱ. 59-64: Բարուք յետ պյնորիկ մասնակից եղաւ հայածանաց Երեմիայի, անոր հետ բանտարկուեցաւ, և բանդադասուեցաւ երթալ Եդիզոսո ապստամբ Հըրէից հետ, Երեմ. ԽԳ. Յիշան մահուան Երեմիայի, բայտ անդութեան բարտնեաց, Բարուք

բարձաւ Բարելըն . Անկանոն գիրք
մը կայ որ Բարուքայ կ'ընծայուի :

2. Ուրիշ Բարուք մը կը յիշուի
Նէւմիսոյի բարեկամաց մէջ, Նէմ:

Գ. 20. Ժ. 6. ԺԱ. 5.

Բարսարա , որդի Խառտութիւն , 1.
Ցավուկի Բարսարա , որդոր մական-
ուանեալ , էր մին ի համիկին աշա-
կերտաց Գրիսոսոփ , և Հաւանակա-
նապէս՝ եօթանասունեղին : Ըս առ
մին յերկուց անուանելց լեցնելու
երկուառանից թիւը որ պակսած էր
Յուդոյիւ Խոկարիովացւով , Գործ .
Ա .

2. Յուգա Բարսարա էր "մարդարէ",
և երեւի անդամ Երուազեմի եկե-
կցւոյն : Այս Բարսարա Նիզայիւ
հանդերձ որոշուեցաւ երթալ Պօզոսի
և Բառնաբայ հետ կարերը պաշա-
ռավ մը առ նորընծայ հեթանոս Ա-
սորւց եկեկցւոյն մէջ , Գործ . ԺԵ .
22-33 .

Բարսիմես , որդի Տէմոս , Կըլր
մարդ մը զարյ աչքը բացաւ Գրիսոսո-
զանապարհոյն մօս յԵրկուզ ,
Մատթ . ի . 29-34 . Մարկ . Ժ . 46-
52 . Ղուկ . ԺԲ . 35-43 . Հուս Մատ-
թէսօր , բժշկաներն երկուք էին .
բայց Մարկոս կ'ուկառ զարսա-
մէսու միջն կը յիշն , որ իւր հօր
անունը կը կրէր , իրրե ծանօթ անձի
մի : Այս Հրաշալէ բժշկութեան ժա-
մանակին վրայ առերկայթ անհամե-
ացյանութիւն մը կայ , որ առիթ տուաւ
ոմանց երկու դէպէ ննթագրել այլ-
եայլ ժամանակներ , մին երբ Գրիս-
ոսու մնաւ Երկուու , և միւնք երբ
կլաւ անկէ : Սակայն յարմարագյն
է մանաւանդ կարծել թէ Բարսար-
մէսու լսեց Գրիսոսոփ մերձենալը ,
Ղուկ . ԺԲ . 33 , և առաջն օրը ի-
մացաւ թէ ով էր նա , և քաջա-
լիրուելով Գրիշին մարդասիրութենէն
որ առ Զարէսո , ուրիշ կուրի մը
հետ ինդրեց մեծամայն Գրիսոսոփ
օգնութիւնը , երբ Տէրը կ'անցնէր
մարմէն Երուազեմ Իրթալու : Բար-
միմէսու Հաստատաւ Հաւատրին
սրտաշարժ պատմութիւնը , և Գրիս-
ոսոփ իսկոյն կարեկց ըլլալն անոր
բաւական են քաջալերի ամէն մարդ
համարձակութեամբ երթալ առ Յի-
սուս :

Բաւաւրիմ , քաղաք Բևնիամինի
մօս յԼյորուազէմ զմտեպարհաւ
Յորդանանու : Սաէպ կը յիշուի Դաւ-
թի պատմութեան մէջ , Բ Թագ . Գ .
16. ԺԶ . 5 . ԺԵ . 18 .

Բենստարա , Ղեատկան քաղաք
Մանասէի երկրին մէջ յայնկոյ Յոր-
դանանու , Յես . ԱԱ . 27 . Կը կոչուի
նու Ասարարովթ , Ա Մնաց . Զ . 71 .
Բնեստարա թերեւ բնթ-Ասարարով-
թի համառօտութիւնն է :

Բնզեկ , Գանանացւոց քաղաք ,
որոյ թագաւոր էր Ադոնիրեզէկէ :
Այս քաղաքին ի Յուգայէ առման
պատմութիւնը կայ , Դատ . Ա . 4-8 .
Այս քաղաքին մէջ Սառող հանգէու
ըրաւ իւր զօրաց յառաջ քան եր-
թաը Գաղատագու Յարիսի պաշտ-
րութ վերցնելու , Ա Թագ . Ա . 8 :

Բներաբարա , ովչ անց կամ հան ,
քաղաք զարեւեան ափամբ Յորդա-
նանու , ուր Յսիմաննէու կը մկրտէր ,
Յովհ . Ա . 28 : Թերեւ նյժն էր ընդ
Բնթբարայ , Դատ . ի . 24 . բայց ըուզն
տեղը ծանօթ չէ : Յունարէն ձեռա-
գրաց շատերը և նորագյն տպագրու-
թիւնը փոխանակ Բնթաբրայի ունին
Բնթանիա , Նյշնպէս անձնանոթ :

Բներազգան , քաղաք Բնենիամինի ,
Յուգոյի ուհմանագլուխը , Յես .
ԺԵ . 6 . ԺԲ . 19 , 21 : Բոպինոն պյա
տեղը կը դէկ Յորդանանու ըերնէն
երկը մզն հեռու , Երիբովի ճամբուն
վրայ . Հան կար գեղեցիկ անտառ ,
ոռոգեալ քաղցր և զիփ ազբերէ
որ լաւագյնն էր Յորդանանու հազ-
արին մէջ :

Բներան կամ Տերաք , քաղաք Սու-

րայի Ասորւց : Դաւթիթ առաւ պյա

քաղաքը , Բ Թագ . Ա . 8 . Ա Մնաց .

ԺԲ . 8 : Թերեւ պյաժմու Տայրէնն է ,

ի մէջ Բներից և Թագմնպրայ :

Բներանիա , ուղար որինինեաց ,
գիւղ Զիթենեաց լերին արեւելեան
զառիկերին վրայ , իրր երկու մզնն
յարեւիլց արեւելեան հարաւոյ Երու-
ազեմի , Երիբովի ճամբուն վրայ ,
Գրիսոսու յաճախ կ'երթար հն ,
Մատթ . ԱԱ . 17 . Մարկ . ԺԱ . 1 ,
12 . Ղուկ . ԺԲ . 29 : Բնթանիա կը
ընակէին Մարթա և Մարիամ , և
հն յարութիւն առաւ Ղաղարսո ,
Յովհ . ԺԱ . Հան օծեց Մարիամ ըլ-

Տէրն ի յիշատակ աւուր թաղմաննորս, Յովհանք Փիլիպոս այս զիւզին մօս զըր կը սիրէր՝ համբարձաւ երկինք իւր աշակերտներուն մէջէն, Ղակ. իդ. 50: Բնեթանից այժմու անունն Ազգիրիէ եւած է Ղաղարոս անունէն: ՚Ի՞սզ գիւղ է իր քսան առունէ բազկացեալ:

Բերասավիմ, ոռան Խոզեւծոց, Հաւանականապէս էր մթերանոց և կը վերաբէրէր տաճարին, Ա. Մնաց. իջ. 15:

Բերաբրէլ, հաւանականապէս Արբեղա, այժմ իրափս: Ասլու անուամբ տեղ մը կար Գալիխեսյի ծովէն քսան և հինգ մղոն դէպ հարաւային արեւելք: Ուրիշ համանուն տեղ մը կար ի Գալիքա, մօտ ի Մագդաղա: Հոռ կայլին քանի մը մեծամծ և գրիթէ անմասոյց այրը, ի կողմանէ դարեւանդին, Ովս. Ժ. 4:

Բերաւան, ոռան առայսութեան, տեղի և անապատ մօտ ի Բնեթէլ յարեւելս, Յես. Ե. 2. ԺԲ. 12: Ա. Թագ. ԺԳ. 5. ԺԻ. 23: Կը թուր առ յանդիմանութեան գործածուած երրեմն երրեմն նոյն իսկ Բնեթէլի համար, յետ որոյ ոսկեղջէն որթերը կանգնուածն հոն, Ովս. Ժ. 15. Ժ. 5: Բնեթէլ կը հշուակէ տուն Աստուծոյ, իսկ Բնեթաւան՝ տուն ունայնութեան, այսինքն մեղաց կամ կառց:


Բերաքարմա, ոռան Քիւս, կը կարծուի թէ էր ֆրանկաց յեւը, ի մէջ թէկուէի ի Բնեթէլէմայ, Նեմ. Գ. 14. Երեմ. Զ. 4: Է կոնաձե բլուր մենաւոր, յորոյ վերոյ խաչակը հօր ամրոց մը շինած էին:

Բնեթսիմօր, ոռան առայսութեան, քաղաք Խուրենի: Խորայելացիք աւսին այս քաղաքը Մովարացիներէն, Թու. ԼԳ. 49. Յես. ԺԲ. 3. ԺԳ. 20. բայց Մովարացիք թափեցին զոյն Խորայելացիներէն յետ գերութեան, Եզկէ. ԻԵ. 9: Կայյը յարեւելց Յորդանանու ոչ հետի յիշեալ գետին բերնէն:

Բնեթէլ, ոռան Ասուծոյ, անուն քաղաքի յարեւելց Դայիխ, Նիրեմյ և Բնենեամինի ստհմանապրութը, Մնադ. ԺԲ. 8. ԻԵ. 10-22, և էր հոն ւր Յակոր քնացաւ և տեսաւ իւր

նշանաւոր երազը, և տուաւ այս անունը տեղույն քանդի հին անունն էր Լուզ, Դատ. Ա. 23: Յետ երեսուն ամաց Յակոր գործեալ հոն կանգնեց իւր վրանը, Դննդ. ԼԵ. 1-13: Յեսու առաւ զիւթէլ և տուաւ Բնենիամինի, Յես. ԺԲ. 9. ԺԲ. 22: Սակայն Նիրեմեանիք վանեցին զբանացին, Դատ. Ա. 22-26: Հս Յաց երկար ատեն ու խտին ասպահակը, և հաւանականապէս վկոյութեան խորանը, Դատ. Ի. 26: Ա. Թուգ. Ժ. 3: Բնեթէլ էր նաև մին ի տեղեաց յորս Սամուէլ կը գտատէր ժողովուրդը կարգաւ շրջելով, Ա. Թագ. Ե. 16: Յետ Սողոմոնի եղաւ տեղի թանձր կռապաշտութեան, քանզի Յերորդամ հոն դրաւ իւր սուիզէն որթուց մին, վան զի Բնեթէլ ի սկզբանէ էր վսր նուրբական, Գ. Թագ. ԺԲ. 29: Մարգարէր շատ անգամ պատուամներով զրկուեցան ի Բնեթէլ, Գ. Թագ. ԺԳ. 1, 2. Երեմ. ԻԵ. 13. Ա. մագս. Գ. 14. Ե. 10: Այս պատուամներուն առաջին կատարուեցաւ Յովսիայի ձեռքով, Գ. Թագ. ԻԵ. 13: իսկ Մացեալ պատուամը կատարուեցան վրբին աւերամար Բնեթերը, ուր հիմա ոչ պայի իւր այս աւերակը կը գտնուին: Բոպինսոն Բնեթէլայ տեղը կը համարի ոյժմու Պէյշիին: Երկուտասան մղոն հեռու և Երուսաղեմէ դէպ ի Ալեքսմ, ըրոյ մը հարաւակողման ծայրը: Ուր հիմա ոչ պայի իւր այս աւերակը ստնուի և յարեւելց ճամբար որ երկար ատեն գործածուած է: Բնոյն արեւելսան ստորոտը կան մացրդք մեծ քարեղին աւազանի որ ասինի Երբայցական ժամանակի գործ է: Տես Բնեթաւան:

Բնեթէնիմ, ոռան հոչէ, 1. անուանի քաղաք, տեղի ծննդեան Դաւթի և Գրիստոսի: Յուղայի Երկրին մէջ էր, Երուսաղեմէ վեց մղոն հիսու գէպ արեւելսան հարաւ, և հաւանականապիս առաւ այս անունը շըրժակայ Երկրին պաղաքերութենէն: Նոյն նշանակութիւնն ունէր հաւե հոն անունը Նիրեմթա որ կը հշանակէ պաղաքը, Դննդ. ԻԵ. 7: Միք. Ե. 2: Բնեթէլէմ ունէր գեղեցիկ գիրք Երկայնաձե զարկվերի մը վրայ,



ԱՅԺՄՈՒ ԲԵԹԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Երկու հազար եօթն հարիւր ոտք վեր
քան ծովուն երեսը, և ունէր ամէն
կողմանէ իւր առջև գեղեցիկ տեսա-
րաններ, Նըշակայ բրուցք ծածկեալ
էին որթովք և թզինեօք և նշնեօք,
և հոփատք կը բերէին առատ ցորեան,
Ուրովամ ամրացուց զինթէչէմ, թ
Մնաց . ԺԱ. 6, բայց բեթլէչէմ
ուրիշ տեղերու նայելով անհան էր,
Միք . Ե. 2, և Ցեսուէն և Կէնեմա-
յէն չի յիշուիր Ցուդոյի քաղաքաց
կարգը. Բեթլէչէմ զուարթութեամի
կը յիշուի Բոսոի և Հոռոթոյ անուն-
ներուն չեա. Հոչակաւոր է մանա-
ւանդ իւր տեղի ծննդեան Դաւթի,
Ա Թագ. Ժէ. 12, 15. Ի. 6. Բ Թագ.
ԻԳ. 14-17. բայց ի վեր քան զամե-
նայն նուիրական է իրեւ տեղի ուր
Փրկիչը ծնաւ. Այն սիրելի տեղույն
փոսյ թբթրաց առաջնորդող աստղը,
հոն արևելեան մոդք երկրպագեցին
թագաւորաց թագաւորին, և հոն
ուր Դաւթիմ կ'արածէր իւր հօտը և
կ'օրհնէր զլաստուած՝ լուեցան հրեշ-
տակաց երգ երն ի ծննդեան Փրկին,
Ղուկ. Բ. 8. Բեթլէչէմ հիմա կը
կոչուի Ուժ Լահմ, և ունի իւր երեք
հազար բնակիչ, և զրեթէ բոլորն

անուամբ Գրիստոնեայ են: Կէս մղոն
դէպ ի հիւսիս է տեղին զոր աւան-
դութիւնը կը ցուցնէ լինել գերեզ-
ման Հուսքէլայ, Մննդ. ԼԵ. 16-20.
և իրը երկու մղոն դէպ հարաւային
արեմուալք են ոյն մհծամեծ աւազան-
ները որ կը կոչուին աւազանք Սողո-
մոնի:

2. Անձանօթ տեղի Զարուղոնի
երկրին մ.ջ, Յես. ԺԹ. 15. Դատ.
ԺԲ. 10: Այս երկրորդ քաղքէն զա-
նազանուելու համար, Դաւթի քա-
ղաքը կը կոչուէր ընդհանրապէս Յու-
դայի Ծեթլէչէմ:

Եթեթեզդա, ուռ Նորից, անսւն
աւազանի կամ աղբեր մօտ ի տա-
ճարն Սրուսաղեմի. Կար նաև բաց
շնչք մը այն աւազանին վրայ կամ
քով ի բնակութիւն հիւսնդաց որ
կու գային փորձել ջուրին բժշկիչ
ջրութիւնը, Յովհ. Ե. 2: Ալւան-
դութիւնն այս աւազանին տեղը կը
համարի հոն ուր հիմա մեծ ցամաք
փոս մը կը տեսնախ, տաճարին վե-
րաբերեալ զետնին հիւսիսային պա-
տէն դուրս: Բայց Ռոպինսոն հաւա-
նականագոյն կը համարի թէ այն
փոսը Մորիսա լուր մօտակայ հիւսի-

ուզյին լեռներին բաժնող խրամին մէկ մասն է: Կըսէ թէ բուն բնօթհեղդապան էր թերեւս Ալղբեր կուսակն, կոչուած անեղը, Յուսովափառուս հովանին սուրբն մասին մէջ, ուժ հարիւր և յիսուն սոք գէպ ի հարաւ տաճարին գետնէն: Այս աւազոնը շատ հին էր, և կը թուի թէ կանէր ջուր առարին տակը շինուած հին աւազոններէն: Անշտասան կամ եօթնեւտուն թուով երկու թէ առաջնաններ, որց մէջտեղի կոյ տասուերկու ոսք լսոյ ստախտակամած մը, կը տանին վար աւազոնը, որ տանին չինդ սոք երկոյն է, և հինդ կամ վեց սոք լսոյն: Չուրերը կը բարձրանան և կը ցածնուն ժամանակ, և սուրերկիւեայ ջըրանցքով կը հոսեն վար Սնըրվանայ աւազանը, կը կարուի թէ ոյս աւազանն էր զոր Նեմիս կը կոչէ “թագաւորին աւազանը, Նեմմ. թ. 44: Բնթէնզզգա, թէնէ ծանօթ և մատչէի մեզ, կորսւած է իւր բուժիչ զօրութիւնը. բայց աղրիւրն զոր Քրիստո բացած է մեզաց, յանցանց և մահուան համար, մօտ է ամենուն և երրէք չի կորսնցներ իւր զօրութիւնը: Տես Մելպամ:

Բներմամբա, թուու. Լի. 3, 36. Յես. գ. 27, և Նեմիրիմ, ես. ժե. մ. 6. Երեմ. Խր. 34. Ի բաղադր ի Գագ, Յորդանանան հովանածու բացած է մեզաց, յանցանց և մահուան համար, մօտ է ամենուն և երրէք չի կորսնցներ իւր զօրութիւնը: Տես Մելպամ:

Բներորան, ուն ոյէց, զարդին Պէյթուր, կը հասարակաց անուն երկու դրացի քաղաքաց, որ էին թենիսամինին երկրին հրսիսալիյն արկամբան անկինչը, և կը զանազանուէին իր վերին և սուրբն ինթորոն: Այս քաղաքները շնուռած էին երկու զամակին վերաց վայս, երկուառէք հովիտներով: Սուրբն թեթորոն կը բաժնուէր ի վերնոյն անձոււկ հսկախ, և քարուտ և գէռուարին անցք մը կը տանէր ոյն զամակին յորս վերայ շինուած էր վերին բնեթորոն: Վերջին մօտագոյն էր Երուսաղեմի, իրը երկուտասան մզոն հետք անկէ: Երկողին էին ծավելզերք անսոն սովորական ճամ-

բուն վրայ: Այս անցքէն վար հալածեց Յեռու զլմնոնացիս, և Պօղոս առկէ անցաւ գէշերոյն, մինչ կ'երթար Անապատրոս, Յես. ժե. 4-11. Դործ. ի. Գ. 31, 32:

Բներսամիւլս, ուն արեխտին, 1. քաղաք Յուդայ, տուեալ քահանայից, Յես. ի. Ա. 16. Ա Մնաց. Զ. 59. Ա Թագ. Զ. 15: Էր եր հնդետասան մզոն գէպ արեւմուպք Երուսաղեմէ, մերձ ի սահմանս Դանայ և Փղշատցոց, Յես. ժե. 10. Ա Թագ. Զ. 12: Հաւանականապէս նոյն ընդ իրամէսի, Յես. ժե. 41: Նշանաւոր է Յուդայի և Խորացիլ մէջտեղ պատերազմին պատճառաւ, յորում պարտեցաւ Ամասիա, Դ Թագ. ժ. 12-14: և վասն զի տապանակը Փղշատցիներէն դարձաւ հոն, և պատժուեցան անհնք որ յանդգնեցան անոր մէջ նայիլ, Ա Թագ. Զ:

2. Անօւանի քաղաք յԵղիպատո, Երեմ. ի. Գ. 13: Տես Արեգ քաղաք: Բներսայիգա, ուն չինորութեան, 1. քաղաք ի Գալիլեա, Գեննեսարեթի ծովուն արեւմուեան եղը, կափանայումէն քիչ մը հեռու: Էր տեղի ծննդեան առաքելոցն Փիլիպպոսի, Անդրէի և Գետրոսի: Տէրը շատ անդամ կ'երթար հոն, Մատթ. ժ. Ա. 21. Մարկ. Զ. 45. Ը. 22:

2. Էր քաղաք ի Գալիպատիսի, ի հարաւայ նոյն ծովուն, և յարկելից Յորդանանու: Այս տեղւոյն մօտ կ'երակրեց Յիսուս հինդ հազարը: Քաղաքը շինուած էր գեղեցիկ ըլլոյ մը վրայ մօտ Յորդանան, երկը մզոն լոյն և շատ պաղարեր գաշտով մէ բաժնուած Գալիլեայի ծովէն, Ղուկ. թ. 10: Բազգատէ Մասթէի ժ. 13-22: Մարկ. Զ. 31-45, համարները: Փիլիպպոս, այն երկրին չորդագապեան, ընդարձակեց այս քաղաքը, Ղուկ. Գ. 1, և կոչեց զայն Յուլիա ի պատի Յուլիոս, գոտեր Օգոստոսի: Զարդին Փաքք, լոյց աւերակ է:

Բներսան, աւելի ընդհանուր անուն էր Սկիւթ սովորու: Էր Յորդանէն երկու մզոն գէպ արկմաւոք, ի ծոյրին Սոգորեցնի մեծ դաշտին բուզուկներէն մէկուն, Յեղացիլ հսկուին,

սր կ'երթայ վար Յորդանանու հովիտը, հարաւային արեւելեան ուղղութեամբ, Քաղաքը շինուած էր զառիվերին վրայ, ճիշդ ուր առաջին (Յեզրայելի) հսկուր կը սկսի երթալ զառիթափ, մինչեւ կը հաւասարի վերջին (Յորդանանու) հսկուին թեթևան արուած էր Մանասէի, թեպէտու իւ խկոյն նոււանեցաւ, Յես. ԺԵ. 11. 16. Դաստ. Ա. 27. Ասուզու գետկը կախուեցաւ այս քաղքին պարողէն, Ա. Թագ. ԼԱ. 10. 42. Բ. Թագ. ԻԱ. 12. Գ. Թագ. Դ. 12. Ա. Այս տեղը զարդիս կը կոչուի Պէտսան, և է Տիրերիայէն իրը քանի և չորս մղոն գեղ ի հարաւ: Այժմուն գիւղը կը պարունակէ եօթանասուն կամ ութուն առւն, որց բնակիչք ողորմուի վիճակի մէջ են, Պէտսանիներուն յափշտակութեանը նշաւակ: Հին քաղքին աւերակները բաւական ընդարձակ են, առ եզրը գետակին որ կ'անցնէր քաղքին մէջէն և հսկուին քովին: Կըսուի թէ քաղքին ըշապան իրը երկը մղոն էր:

Բերսուր, քաղաք Սուտայի բլրոտ երկին մէջ, մօտ ի Քերրոն, Յես. ԺԵ. 58: Իսրավամ ամրացուց այս քաղաքը, Բ. Մհաց. ԺԱ. 7, որ եզաւ օգնական Երաւազզմի վերսուին շինութեանը, Նէեմ. Գ. 16: Բառ Յափեպոսի էր մին ի հզօր ամրացաց Յուգայի, բայց գիւրը գեռ սրոց գիտուած չէ:

Բերփագի, ուռ ԲԵՅ, փոքր գիւղ Զիթենեաց լիրան արեւելեան ստորոտը, մօտ ի Բնթանիս, Մատթ. ԻԱ. 1. Մարկ. ԺԱ. 1. Ղ. Ակ. Ժ. Թ. 29:

Բերփեզովի, քաղաք Մովարացուց որ Իսուբենի սոհմաններուն մէջ էր, և առնուեցաւ Ամովիհացուց ձեռքէն, Յես. ԺԳ. 20: Ա. Այս քաղքին համբաւն աւրուած էր Բէլը եկուզը կուռած կուռքին պատճառաւ որ հնա կը պաշառէր: Բնթփեզովի մօտակայ Հովամին մէջ Մավաւ օրէնքը կարդաց իսրայելի օրդաց, և թաղուեցաւ, Բ. Օր. Դ. 44-46. Լ. Դ. 6:

Բերգանի, Դանայ երկին մէջ, մօտ ի Մասփա: Խանաւար և Փողոտացուց պարութեան, և Աբենեցէր կոչուած քարին համար զօր Մամուէլ կանգնեց հոն, Ա. Թագ. Լ. 11:

Բելիտը, որ լորին իւ: Այս բառն անդամ մը միայն գործածուած է Ալուրը Գրոց մէջ, և կորնթ. Զ. 15: և անտարակոյո Սատանայի համար ըսուած է:



Բենեմավը, անասուն մեծ երկակինգան, որ նկարագրուած է Ցոր. Խ. 15-24: Մեկնիչք հիմն ընդհանրաբէս միաբան են թէ բնէնեմովթգեամածի է որ Նեղսոի և Ափրիկէի ուրիշ մեծամեծ գետերուն մէջ միայն կը գտնուի: Շատ մեծ, ուժեղ և յաղթամարմն է. Կ'ապրի գետերու մէջ, բայց կ'ելլէ նաև եղերը մէզ, ցորէն, գալար խոտ և ծառերուն ճրւուրի ուստերւ: Գետաձիր անսիլք ցամաքի վրայ շատ ագեղ է, քանիզ մարմինը կարի յաղթ է, լերի և բոլորչ, մարմնոյն համեմատութեամբ գլուխին անհնարին մեծ, սրունգը նշանակէն առանց համեմատութեան կարծ: Տեսնուած է արու գետամածի, երկայնութիւնը եօթննետան ոտք, բարձրութիւնը եօթն, և շրջապատը հնագետասոն, զլուիր երկը ու կէս ոտք, մէջքն ինն ոտք և բերնին լոյնութիւնն իրը երկու ոտք: Անամոյն սովորական գյոնը թուի է, ականջները մանր և ոռը են, աչուրները մանր և ուկ, շրթունքը շատ թանձը և լոյն, և անգունքը մանր: Ատամունքը բերնին մէջ արգարէ ահաւոր են, մանուանգ վերին ծամելեաց ժամելքը որ են կոր, և գուն ինչ գլանաձեւ: Այս ատամունքն այնպէս զօրաւոր են և կարծը որ պղղպատի զարիներով կրնան կրտկ հանել, և երբեմն կ'ըլլան երկու ոտք երկոյն, և իւրագանչիւրը կու գոյ աւելի քան վեց ֆունտ: Միւս ատամն աւելի փոքր է: Ադին կարծ և թաւ է, և բարը մարմինը

պաշտպանուած է թանձր և պինդ մորթով ընդ որ չեն կրնար թափանցել սուր և սլաք, և ծածկուած է կարճ ստևով:

ՄԱՐ. Ծիւրել գերին Նեղոսի քով կռւելի կռուույ մը պատմութիւնը կ'ընէ:

Գետաձի մը զոր սպաննեցինք էր շատ ծեր արու, և կը թուէր հասած հեր կատարեալ ամման: Երկայնութիւնն էր, ցոկին մինչեւ ագւոյն ծայրը, իբր հնդետասան ստք, և ժանիքն, արմատէն մինչեւ ծայրը, կորութեան արտաքին երեսն ի վեր, քառան և ութ մատ: Այս ամանոյն հետ կռուեցանք շոր ժամ, և այն գիշերայն: Արդարե գազանիր շատ մօտ եկաւ մեր մեծ նաւակին, և պիտի կրուսանէր զայն, թերես նաև մեր կեանքը: Երբ փոքր նաւակի մը մէջ տեսուա որսորդները որ զանի քաշելու համար երկայն շուանը կապելու վրայ էին խարսխանչին, դազանը մէկ սոստամմի նետուեցաւ այն փոքր նաւակին վրայ, իբրն հետ սուզեց ջուրին տակը և կտոր փոքր զայն: Հրացանիր քան և հինգ գնտակներէն որ իբր հինգ ոտք հեռաւորութենէ արձակուեցան գազանին գլխուն՝ մին միայն անցաւ մորթէն և ուկրներէն՝ անտանոյն ցոկին մօտ, այնպէս որ, ամէն անգամ որ շունչ կ'առներ և առտար, նաւակին վրայ արեան հեղեղ մը կը հոսեցնէր, Մանցեալ զնտակները մատցին անոր թանձր մորթին մէջ: Վերջապէս ստիպուեցանք փոքր թնդանօթ մը գործածել: Իսյց քանի մը ոտք հեռուէն արձակուեցաւ հինգ գնտակներով գազանին զուեիր և մարմնը չարաշար ծակուսելին ետքը մեռաւ գազանը: Այս վիթխարի գետաձին ըստ հաճոյ տարաւ բերաւ մեր մեծ նաւակի գետին ամէն կողմը:

Բենագաղ, 1. Թագաւոր Դամասկեան Ասորուց, զոր Յուղայի թագաւորին Ասա վարձուք կանչեց իբրն օգնութեան իսրայէլի բառաս թագաւորին գէմ, Գ Թագ. Ժ. 18-22: Բենագաղ, աւերեց Նեփթաղիմայ երկրին մեծ մասը:

2. Որդի և յաջորդ վերյիշեալ Բենագաղայ: Երկու տարի հետզիւ-

տէ մեծ բանակ հանեց, և կռուեցաւ իօրսյելի Աքաար թագաւորին դէմ: Բննագաղ չարաշար յաղթուեցաւ օգնականութեամբ Եհվայի, բլոց, նաև գաշտաց Ասուուծյն, Գ Թագ. Ի. Աքաար, հակառակ Ասուուծյուն, ինայեց բննագաղայ, և խազաղութեան դաշնիք ըրաւ անոր հետ: Այս գաշնագրութիւնը չկատարուած կը թուէր, քանիդ երեք տարի ետքը Աքաար նորոգեց պատերազմը և սպանուեցաւ, Գ Թագ. Ի. Յետ իբր ինն ամաց, թննագաղ նորէն արշաւեց իսրայէլ երկիրը, և Եղիսէ մարդարէ նախացացուց անոր գիտաւորութիւնը, Գ Թագ. Զ. 8-23: Բայց պատերազմն անգամ մի ևս նորոգուեցաւ: Բննագաղ պաշտեց զլամարիտ, և սովով ի նեղ արկ քաղաքը: Ասուուծ արհաւիրը դրկեց Ասորուց բանակին վրայ գիշերայն, և հապճեպով փախաւ զօրքը, Գ Թագ. Զ. 17. Ե. 6. Առակ. Ի. Յակաւ ինչ յառաջ քան իւր մահը, թննագաղ հիւանդանալով զրկեց զԱղայէլ հարցունել Եղիսէ մարդարէին, թէ ինչ պիտի ըլլար հիւանդանութեան երը: Մարդարէն պատասխանեց թէ հիւանդանութիւնը մահացու չէր, բայց և պիտի պիտի մեռնէր թննագաղ. կնճռոտ պատասխան մը զոր Ազայէլ լուծեց՝ անիզնին մէջ նեղդելով իւր տէրը: Գ Թագ. Ը. 7-15:

3. Որդի պիտմու յիշելոյն Ազայէլի: Հայրը շատ նեղած և հարստահարած էր յիսրայէլ. բայց այս բննագաղ կորցս ինչ որ շահած էր հայրը, Յովսագատա թագաւորէն երկոյ յաղթուերով, Գ Թագ. Ժ. 1:

Բենիամին, կրտսերագոյնն յորդուց Յակոբայ և Ռաքելի, Մննդ. Ե. 16-18: Ռաքէլ մեռաւ երբ ծնաւ զիւնիամին, և մինչ վերջին շունչը կու ս ար, անուանեց զրդին Պէն-Օնի, այսիմքն՝ արտամութեանս որդին: Բայց Յակոբ կոչեց զնա թննիամին, որդի աջ ձեռին իմնյ., թննիամին մեծ միթթարութիւն էր Յակոբայ որ կը տեսնէր յանձին թննիամինի իւր սիրեցեալ կինը զոր թաղած էր, և զնովուէփ զորյ կորուսոր Կ'ողդար: Դժուարաւ համազուեցաւ թողուլ-

զանի երթաւ իր եղբայրներուն հետ ներփառու, Մնանդ . Խթ. ԽԳ. Բնենիքամինի ցեղը փոքր էր ի սկզբան, և գրիթէ ջնջուեցաւ Դատաւորաց ժամանակ, Դատաւ . Խ. . Բացց յետոյ բազմացաւ, լյուտ, Բ Մնաց . Ժ. Ժ. Ժ. 17. Բնենիքամինեանիք քաջ էին, Մնանդ . Խթ. 27. և Տէրոջը սփրելին, և անոր քով ապաշովութեամբ կը բնակէին, Բ Օր. ԼԳ. 12. բանզի Բնենիքամինի երկիրը կից էր Յուգայի և ոուրբ քաղաքին ի հիւսիսոյ: Տան ցեղից ապօտամբութեան առենք, Բնենիքամին յարեցաւ Յուգայի, և այս երկու ցեղից յետ այնորիկ մասցին սերտի միացեալ, Ք Թագ. ԺԱ. 13. Ժ. 20. Եզր . Դ. 1. Ժ. Սաւուղ թագաւոր և Տարսոնցին Սաւուղ երկուքի ալ Բնենիքամինի ցեղէն էին, Փիլ . Գ. 5:

Բնեսէլին, ըստ հաւանիւս Ասուսոյ, էր արուեստագէտ, որուն առուաւ Աստուած յատուկ հանճար շինել և զարդարել վկայութեան խորանը, Ել. Ա. 2. Լ. Ե. 30.

Բներան, երբէմ կը գործածուի Ասուրբ Գրոց մէջ փսխանակ խօսողի, Ել. Դ. 16. Երեմ . Ժ. 19. Ասուած Մովսէսի հետ խօսեցաւ “բերտն ի բներան”, Թաւ. Ժ. 8., այսինքն անոր հասկնալիք կերպով և յատակ: Օքէնքը զարտէր լինել Երբայցեւոց “բներանը”, Ել. Ժ. 9., այսինքն ըստեակ կը կնքնել էին զայն և առաջ վայ խօսելու էին յաճախ: “Բներնին գաւազանը”, Ես. ԺԱ. 4., և սրած սուրը, Յայտ. Ա. 16. կը համակին Քրիստոնի խօսքին զօրութիւնն ի յաղթահարել, յիշէլի և ի դատել: Տես և Ես. Խթ. 2. Երը . Դ. 12:

Բներզելի, Երէ-Ե, 1. Մաւուլացի, Շմաւոնն երկիրն, հայր Եղիշիլի որ առաւ Սաւուղի դաւուրը Մերովք, Ա Թագ. Ժ. 19. Բ Թագ. ԽԱ. 8. 2. Երեր և Հարուսա Գաղատացի, բարեկամ Դաւթի, երբ Դաւթիթ ապարագիր էր Արքովզմանյ ապատամբութեան ժամանակ, Բներզելի զրկեց առաւ պաշար, անկողիններ և սըրիչ բանէր ի պէտա Դաւթիթ մարդոց, Բ Թագ. Ժ. 27. Ժ. 32: Ի դարձին Դաւթիթ, Բներզելի գնաց անոր հետ մինչև Յարդանան, և չուզեց, իր ծե-

րութիւնը պատճառելով, բնակիլ Երսւաղէմ և ընդունել բարիքը զըր կը խորչէր ընել անոր Դաւթիթ. Մինչ Դաւթիթ իւր վերջին պատուելուրը կու տար Սողոմոնի, պատառեիրց անոր նաև սէր յաւցնել Բներզելի աղգատումին, և ընդունել զանոնք յարդունիս իւր, Գ Թագ. Բ. 7:

3. Քահանայ ոմն որ կին առած

էր ի դասերաց Բներզելի, Եզր . Բ. 61. Նէմ. Ե. 63:

Բներիա, քաղաք Մակեդոնիոյ, ոչ հեռէ ի Ուզզոսի գէպ հարաւոյին արքմանաք, և Բներիոս Լերոն մօտ: Բներիա կոչուեցաւ յետայ իրենուուլու, և զարգիս կը կոչուի ի Թըրաց Պուր, յայլոց Գարա Վ. Երիա: Պօզու յաջողութեամբ քարոզեց հոս Աւետարանը: Հանճարեղ Բներիացիք քննեցին Պօզոսի վարդապետութիւնը Հին Կատկարանին գրուածներով, և շատերը հաւասացին, Գործ . Ժ. 10. Ի. 4:

Բներինիկ կամ Բներենիկ, Երիցագոյն գտար Հերսդի Ագրիպպայ Ա. Ա. և Քյոյ կրտսերզն Ագրիպպայ, Գործ . Խ. 13. 23. ԽԳ. 30: Բներենիկէ ամուսնացաւ նախ իւր հօրեղըօրը, Հերովդի, Քաղիկիս թագաւորին հետ, և անոր մահուանէն ետքը, պատելու համար իւր եղբօրն Ագրիպպայ հետ ապօրինաւոր յարարերութեան մէջ ըլլալու կասկածէն որ իրաւացի էր, ամուսնացաւ կիլիկոյ թագաւորին, Պողեմնին, Տես: Այս ամուսնութիւնը շրւտով քակուեցաւ, և Բներենիկէ դարձաւ իւր Եղբօրը քով, և յետոյ եղաւ տարփածու Վ. Կոսպասիանու և Ֆրոսոփ:

Բներարա, քաղաք Ասուրոց զոր առաւ Դաւթիթ, Բ Թագ. Ը. 8. Ա Մնաց . Ժ. 8. Եղիկ . Խ. 16: Անանիք կը կարծէն թէ Պերովք էր պյս քաղաքը. բայց, թոզ անուան նմանութիւնը, ուրիշ նշաններ կը ցուցնեն թէ Բներովք աւելի ներսէր, Համաթու կամ Դամասկոսի մօտ:

Բներարէ, կին Ուրիսոյի, և հաւանականապէս թռոն Աքիտառելայ: Դաւթիթ նախ շնութիւն ըրաւ Բներարէի հետ, ապա հնարիք ոպանել առաւ անոր պյր, և հսկ յետոյ

կին առաւ զանի : Այս մեղքերը հա-
ճյ չթուեցան ենուայի որ զրկեց
զանթան մարդարէ առ Դաւիթի
մաքւոյն (եղ ոչխարին) առակաւ,
թագ. ժթ. 1 : Դաւիթ ապաշխա-
րեց դաւանապէս, բայց և պյանկէս
պատժուեցաւ, թթագ. ժթ. Ա. ժթ.
թերարէ էր մայր Սողոմոնի որը
յաջորդելուն համար հօրը քահոււն
շատ աշխատեցաւ թերարէ, թթագ.
Ա. 15 : Յետ պյանորիկ կը յիշուի թեր-
արէ Ալոնիայի գեղքին պատճա-
ռաւ, գ. թթագ. թ. 13, Ա. Սաղմո-
սին վերագրին մեջ, և Գրիգորոսի
նախնեաց կարգը, Մատթ. Ա. 6 :

թերարէն, իրո՞ւ երդուն, Ծննդ.
Ա. 31 . Իջ. 31, 33, քաղաք քան
և ութ մղոն գեղ ի հարաւային ա-
րեմոււղը ի Քերրոնէ, Սուրբ երկրին
հարաւային ծայրը : Դան Սուրբ երկ-
րին հիւսիսային ծայրն էր. ուստի
“Դանէն մինչ թերարէն” խօսքը կը
ցուցնէ բայրը երկրին երկայնութիւնը,
թատ. ի. 1 : Արքահամ, իսահակ
և Յակոբ յանափ բնակեցան ի թեր-
արէն, Ծննդ. Ա. 31 . Իթ. 19 .
Իջ. 23 . Իթ. 10 . Իջ. 1 : Քաղաքը
որ յետոյ շնուռեցաւ հոս առաւեցու-
թուայի, և ազա Հմաւոնի, Յեռ.
Ժ. 28 . ժթ. 2 : Սամուէլ իւր սր-
դեր դաստաւոր դրաս հոս, Ա. թթագ.
թ. 2 : Եղիս երբ կ'երթար գորեր
հոս հանգեաւ, գ. թթագ. ժթ. 3 :
Ողջայի ժամանակ թերարէն էր նիստ
կապաշտութեան, Ամովս. Ե. 5. Բ.
14 : Գերութենէն եռքը Հրեայք բնա-
կեցան հոն, Նէեմ. Ժ. 27, 30, և
յետ Գրիգորոսի քառի մը դար էր մեծ
գիւղ : Բաղինոն գտաւ ոյս քաղքին
տեղն յայժմուն Ոիրէսուէպա, Քա-
նառու հարաւային կողմը մեծ անա-
պատին եղեցը, այսինքն գորբիկ
անդնակ քաղքի մը աւերակներ, և
պատռական ջրոյ երկու քարաշէն
ջրհոր, շուրջանակի քարեղէն աւա-
զանաւ : Հաստ նշաններէ յայտնի էր
ջրհորին հնութիւնը :

թեկլմօն, Ռուբենի երկրին մեջ
յայնկոյս Յորդանանու, Թու. Լթ.
38 : Կը կոչուի նոս թեթմուսն, Ե-
րեմ. թթ. 23, և թեթէելմն, Եես.
Ժ. 47 : Այս քաղքին աւերակները
գանուեցան երկու մղոն գեղ ի հա-

բաւ յեսերոնէ : Եղեկիէլ, իե. 9,
կը յիշէ զիտէլմն իրրէ քաղաք Մո-
վորացւոց :

թեեղեղերաւ, ուր սցեւաց : Հըր-
եայք պյս անունը կու տային սա-
տանայիք, Մատթ. ժթ. 24, իրրէ
պատճառի ամենային պղծութեանց և
դարյանաց կուապաշտութեան :

թեեղեղեփան, քաղաք յեգիպտոս,
հաւանականապէս մօտ յայժմուն
Սուէզ : Տեղը ծանօթ չէ, ինչպէս են
մանր տեղեկութիւնք ծամբուն իսրա-
յելացւոց երբ Եգիպտոսէն կան :
իսրայելացիք կարմիր ծօփն անցնելին
առաջ գարձեալ բանակեցան թեեղ-
եփանի “առջին” և “դիմացը”, Ել-
ժդ. 2 . Թու. Լթ. 7 :

թեեր, ովիչու, քաղաք Յուգայի,
ըստ Յովսեպոսի և Յերոնիմոսի քանի
մը մղոն գեղ արևմոււղը Երուսաղե-
մն, մօտ ի թեթոսամիւս : Յովաթամ
հոս ապաւինեցաւ իւր եղբօրն Արի-
մելեպյ Երեսէն, Դատ. թ. 21 :

թիթիլ, Եգիպտացւոց բժշկական
ճարտարաւութիւնը շատ համբաւել
էր : Խւրաքանչիւր բժիշկ տեսակ մը
հիւանդութեան համար էր, և պյո-
պէս մեծ տուներ շատ բժիշկներ կ'եր-
թային, Ծննդ. Ծ. 2 : Նաե Երրա-
յեցւոց մէջ կային արուեստիւ բը-
ժիշկներ, Ել. Իթ. 19 . Ասակ . Ժ. 22 .
Մատթ. թ. 12 . Ղուկ. թ. 23 .
Ը. 43 : Ի հնութն քիչ տեղեկնութիւն
ունեին մարդիկ անդամապնութեան,
և ասոր մէկ պատճառը սա էր որ
դիական գովիլ պղծութիւն կը հա-
մարուէր ըստ օրինաց : Ուստի նախ-
նիք մտադիր էին արտաքին մանա-
ւանդ քան ներքին հիւանդութեանց
և ախտից, Ես. Ա. 6 . Եղեկ . Լ. 21 ,
թէպէտ ներքին և մատար խանդար-
մանց համար ևս կը ջանային դար-
ման մատուցանել, Ա. թթագ. ժթ.
16 . Բ Մանաց . ժթ. 12 : Կը գործա-
ծէին օծանելիք, Խիւսեր (լուս),
մշտիկ, միթուլ օծանել, Չերմուկե-
րու և գետերու մէջ լսւացուի, և
ուրիշ շատ գարմաններ, Սրեմ. Իջ.
11 : Հասերը կը դիմէին նաև բժժա-
նաց և կախարդանաց :

թիգքան, Պարէ Բուտէ, Ասուե-
րսով պալատին մէջ ներքին մը որպէս
գաւաճանութիւնը Թագւարին գէմ .
Digitized by Google

ի շերե ելաւ Մուրթքեի հսկողութեամբ, իսթ. Բ. 21.

Բիւրանիա, Ա Գետր. Ա. 1, գաւառը փոքրուն Ասից հիւսիսային մասոն մէջ, Աև ծովուն եզերը, յարեկելց ունենալով զՊաֆզագոնիա, ի հարաւայ, զՓոխւգիս և զԳրազատիա, և յարեմոնից հարաւայ, զՄիւսիա: Ուղղակի կոստանդնուպոլուսոյ գիւմացն էր, և է անուանի իրը մին ի գաւառաց առ որս առաքեալին զետրոս ուղղեց իւր առաջին թուղթը. նաև իրեւ գանուած ընդ վարչութեամբ Պինիոսի, որ նամակի մը մէջ առ Տրպիսիանոս կայսր, պատուակ կը լիւ հնուն, իրը յամի Ծն. 406 ին, հալածեալ Քրիստոնէցի թիւր, բարը և ոսպորտ թիւները. նաև վասն զի, իրը յամի Ծն. 325 ին, Բիւթանից մոյրաքաղաքը նիկիա եղաւ Քրիստոնէական եկեղեցոյ հաշակաւոր ժողովը: Յիրաւի կրնայ համորուիլ իրեւ գաւառ ուսեալ ի զետրոսէ, և կը կարդանք որ իրը զօտոս որոշեց երթաւ ի Բիւթանիա, Հոգին չթողուց, Գործ. Ժ. 7.

Բլիր, կարեր փիւրէլի տեռակ կրութ հացի (Եւկեց), Գ Թագ. Ժ. 3. Բլաստոս, Հերոդի Ագրիպոսոյ սենեկապեար որ կաշառով օգնեց Տիւրացւոց և Ափոնացւոց, Գործ. Ժ. 20:

Բլաստ, որոխոթիւ, Հուսթ. Բ. 1, հարաւառ թեթզեհմացի, Ցուդոյի ցեղն, սրմէ սկսելով կարգաւ յիշուած են Ցուդոյի թագառքը, Մատթ. Ա. 3: Հուսթայ գեղարին մէջ անոր վարումը կը ցուցնէ թէ էր այր բարեսէր միանդամոյն ոզջամիա: Ընդունեցաւ թէ ինչ որ Հըռութ կը պահանջէր անկէ իրը ի մօտաւոր ազգականէ: Իրաւացի էր: Ըստ հրամանի Ղետահան օրինաց, բոռո առաւ կին հէկ ճռաքազը, և պյոպէս եղաւ մին ի նախահարց Դաւթի, նաև Դաւթի Որդեցն և Տէրոց: Բոռո էր հսյր Ռիվեթու, Ովրէթ՝ Ցեռուէ, և Ցեռուէ՝ Դաւթի: Հուսթայ պատմութիւնը զեղեցիկ նկարագիր է այն դարուն պարզութեանը, մինչ արսեւատակեալ սիրահարութիւնը զեռ բնակոն և սեսն սիրոյ տեղը բռնած չէին:

Բնասր, գետակ որ կը թագի Միջերկանան ծովը դազա քաղքէն հնդ մզոն դէղ հարաւ, Դաւթի զօրաց մէկ մասն հս կեցաւ, երբ Դաւթիթ կը հալածէր զԱմազեկացիս, Ա Թագ. Լ. 9-21: Գետակը կը ցամաքի գարնան:

2. Բնորոյ կը կոչուէր նաև ազգատանի քաղաքը մը Ռուբենի երկրին մէջ յայնկայս Յորդանանու: Այս քաղքին տեղը ծշէր գիւտցուած չէ, Բ Օր. Դ. 43. Յեռ. ի. 8. իլ. 36: Բնարակ, կը նշանակէ ոչ այն նիւթը որ վառօգ շնելու կը գործածուի, այլ նիտրոն, որ է նիւթ ինչ հանքային սոտայի այլապայլ աղերէ րաղկացեալ: Քացախի հետ կ'եռայ, Ա Առակ. ի. Ե. 20, և լրւացուելու համար կը գործածուի, Երեմ. Բ. 22: Ձիթոյ հետ միանալով կը լլայ տեսակ մը կարծր օճառ: Կը գտնուի Նեղոսի բերաններուն մօտ քանի մը ըստակներու յատակը նստած կտմ շուրին վրայ ի լիւզ:

Բնաբառ, րորով վարակեալ անձ: Խնդիրով ծանօթ է, բորը տեռակ մը կեղ է որ թեփ թեփ յառաջ կու դայ մորթին վրայ: Կը լլայ այլեայլ կերպ և ոչ միշտ միենայն սոտինանի սաստկութեամբ: Մարմնոյն վրայ կը դոյանան նախ բաց կարմրագիյն արածներ, ապա գորշագայն սպիտակ թէփեր, երբեմն բոլորչի մէկ կամ երես մոտ լցութեամբ, և երբեմն սեւելի մեծ: Բորը շատ անգամ կը վարակէ ծունկերը և արմուկները, երբեմն նաև բոլը մարմինը: Ընդհանրապէս տառջութիւնը չի խանգարէր, բայց անհուժեկի կը համարուի: Կ'ըսուի թէ տարափոխիկ չէ, այլ կ'անցնի ի հարց յորդիս ընդրազում ազգո, և տակաւ կանհետանուայ: Այս ախտին սովորական նշաններն, ինչպէս նաև գարմանը, մանր նկարագրուած է, Ղետ. Ժ. 4: Տարակայս չկայ սակայն: թէ հին ասենուան բորը, մանաւանդ ծանիր տեսակը, պարտի համարուիլ հարուած կամ պատուհաս յԱստուծոյ, Բ Օր. Դ. 8: Հըռեայք կը դարչէն և կը խորչէն բորէն իրը անսուրը և վարակիչ ախտէ, նաև կը համարէին իրը Եհովանյն զիկուած պատիժ:

պյոսէս էին արդարեւ, ինչպէս գիտէնք, բորոտութիւնք Մարքամու, թոււ. ժթ. 10, Գէեղիկ, Դ Թագ. Ե. 27, և Ազիայի, Բ Մհաց. Իջ. 16-23. Այս ախար գեղով չէր դարձան-սւէր: Ախատացեալը պատուէր ունէր երթալ առ քահանայն, աչ առ ըր-ժիշկն, և կը զրկուէր ժողովրդեան արտօնութիւններուն շատրւէն: Կը դանենք որ բորոտը կ'ընկերանային իրարու, Դ Թագ. Ե. 8. Ղ ուկ. Ժ. 12: “Բորոտութեան հարուած”, կը կոչուի ոչ միայն մարդոց բորոտու-թիւնը, այլև անոր նման արածներ որ կը դրկուէին տանց և հանդերձից, Ղ ետ. Ժ. Դ. Այս վերջին տեսակ բորոտութիւնը ճշշիւ ծանօթ չէ, բայց կ'երեկ թէ այն կլիմային մէջ անծանօթ աղջտ էր որ, իրեւ պատիժ յաստուածուած կը ծանրանար մարդոց վրայ: Այս բորն օրինակ էր ժողովրդեան մէջ բարդյակոն ապա-կանութեան ահաւար հետևանաց, երբ Աստուծոյ Հնորհքը բոլորսին հեռացած է: Բորդյ ամէն տեսակը կենդանի օրինակ է մեղաց, նաև մեղքը, որ հոգւոյն հիւանդութիւնն է, իրեւ զրոյ վարակիչ, անսուրբ, տարափիսիկ և անսուրծիկ է, պյուռ բանուած անձը կը բաժնէ յերինից և յԱստուծոյ: Երթալով աւելցող բարդյական ապականութիւնը և ա-նոր աղետալի վախճանը կը ցաւցնեն թէ մեղք կայ: Բայց Փրկիչը ցաւցուց թէ կարող է բժշկել հոգւոյն վատ-թարագոյն ախտերի անգամ, բանիւ միայն որդելով բրոտիւնքը, Ղ ուկ. Ժ. 12-19, և ընդունել զմեղաւորն ի մասնակցութիւն շնորհաց զօրս կը վայելեն Աստուծոյ որդիները:

Եղեփանդական բորոտութիւնը որ կը կարծուի թէ Յորպյ հիւանդու-թիւնն էր, և “պալարըն, Բ Օր. ԻԲ. 27, 35, կամ Եղիպտական կեղծ, տեսակ մը կոճակ կոճակ դուրս առւող հիւանդութիւնն է բորի տեսակէն, բայց աւելի վատթար: Այս անսունը արուած է մորթին մութ, կարծը և խորոտութառ երեւութիւնն, և ոսքին ճեկն որ կ'ուռփ և մատուցները կ'իւ-նան: Այս սոսկալի ախտը բոլոր մար-մինք կը վարակէ, կ'եղեր և մթագոյն թեփէր կը ծածկեն մարմինը, և հերք

գլխոյն, մօրուքը, մատունք ձեռաց, և մագմանյն վրայ ծայր տեղէր, կը թա-փին: Այս ախտը կայ տակաւին տաք Երկիրներ: Խաչակիքը բերին զպն Երբուա, բայց սոսկալի հարուած-ներու և հազարաւոր ուրկանոցնե-րու շինութեան պատճառ ըլլալէն ետքը, յիշեալ ախտն անհետացաւ-կամ իւր ձեւ գոխեց:



Բաւ, յափշտակիչ թռչուն գիշե-րային: Բուն ուտելի չէ: Այս թռչունին այլեայլ տեսակները կը գտնուին Պաղեստին, և կը յիշուին Սուրբ Գրոց մէջ:

Բուրաստ, քաղաք Եղիպտասոի, որ Բուրաստոսո կը կոչուէր ի Յունաց, և ունէր Հռչակաւոր մէհեան Բու-րաստին չաստուծոյն, որ հարաւային Երբուակի Արտեմիոյ կը համեմատ-ուէր: Անհուն բազմութիւնն ատրուէ-տարի պյուղելութեան կու գար այս մէհենին: Բիպէսէմի աւերակներն, Նեղոսի արևելքան բազկին վրայ մօտ ի հին ջրանցն Սուրէզի, աղիւսներու և խորտակեալ անօթոց կոյտ են, Եղեկ. Լ. 17:

Բուզ, որդի Նաքովրայ և Մեղ-քայի, նախահայր Բուզայոց որ կը ընկերն Միջագետք կամ Բամ, և յետյ թերեւս յԱնապատն Արաբիա, Ծննդ. ԻԲ. 21. Յոր. Լ. 2. Երեմ. ԻԲ. 23:

Բուլ, անուն ութերորդ ամսոյն Հրեփից: Թալմուտափ մէջ կը կոչուի Մարշէշուան:



Բաւստ, կարծր և կրային նիւթ՝
որ կը դպիանայ ծովու մէջ միքինա-
լոր միջաւաներու աշխատութեամբ։
Բազմամինչեղ ձեռօվք կը նմանին յաճախ
ծառի բնոյ կամ ստեղան։ Եւ բազ-
մամանին, ուս, սպիտակ և կարմր։
Կարմրի բուսուր քան զայս յարդի
է։ Յոր. Խթ. 18, և Եղեկիւ, Խթ.
16, կը դասեն զայն պատուական
քարերու կարգը։ Կարմրի ծովուն
մէջ չառ կայ, և հարաւային սղի-
անանի կղղիներէն չառը բուսուէ ժայ-
ռեր են, հօպով ծածկուած։ «Գր-
հար» բառն, Առակ. Գ. 15. Ը. 11.
Խ. 15. Լ. Ա. 10, ըստ կարծեաց բազ-
մաց, կը նշանակէ բուսուէ զարդ։



Բաւրձառ, անօթ յօրում կրակ
դրուելով իսւնկ կը ծխուէր երեխն
Հքեմց պաշտաման ասենք։ Բաւրձ-
առին ձեզ քաջ ծանօթ չէ։ Հանա-
պազորդ պաշտաման մէջ գործած-
ուած բուրժառն ի սկզբան շինուե-
ցաւ պղնձէ, Թու. ԺԶ. 39։ Բաւր-
ձեան մեծ ասին (թերեւ նաև ու-

րիւ տօներու օրեր) գործածուած
բուրժառն էր ի զուտ սկզբոյ, Գ
Թագ. Ե. 50. Երր. Թ. 4. Հանա-
պազորեայ պաշտաման ասեն բու-
րժառը կը լեցուէր մշտնջնաւոր
կրակին հրով, կը տարուէր ինկոյ
սեղանին քով, և չոն կը դրուէր
խունկը բուրժառն մէջ. Եւ. Լ. 1,
7-10։ Քաւութեան օրը, Արբութիւն
Արբութեանց կոչուած տեղը, ինն-
կարկուն բուրժառը բանելու էր ի
ձեռին, և թերեւս դաստապանով,
Ղետ. ԺԶ. 42, 43։



Եղիպատրցւոց բուրժառն սներ
մարդու բազկի կամ ձեռաց նման
երկային կոթ եր սրոց վրայ կը կենար
բուրժառը։ Յունաց և Հռովմայեց-
ւոց բուրժառներն սներն զջթաներ
յորոց կախեալ էր բուրժառաքար, ինչ-
պէս են զարդին կաթուկի եկեղեցներու մէջ գործածուած բուրժառաքա-
րից բոցիմ, լուս, տեղի մօտ ի Գաղ-
գազու, ուր Աստուծոյ հրեշտակը
յանդիմանեց զիսրայելացիս անոնց
անհնաղանդութեանը համար, Դատ.
Բ. 4-5։

Բրուտ. Տես երես 102.

Բօսք, տ-բու- Ենադ. Լ. Զ. 33,
քաղաք Եղովմայ, Ես. Լ. Դ. 6. ԿՊ.
1, և այն քաղքին շրջակաները, Ե-
րեմ. Խթ. 13. 22։ Թեմանայ և կար-
մրի ծովուն հետ կը յիշուի, Երեմ.
Խթ. 20-22։ Ամսու. Լ. 12։ Բօսո-
րայի տեղն այժմու Եւ Պուստյուէն կը
կարծուի, կէս ճամբայ Մովարու-
կիր քաղքին և Հովինեան մէջանդ,
ի հարաւայ արեկելից Մեռեալ ծովուն.
Իրը յիսուսն առնե քազկացան գիւղ
է, ըրոյ մը քով որց դրուիւ կոյ
փոքր բերդ, Աւերտկները մեծ քաղ-
քի աւերտկներ են։ Բօսրայի Մովա-
րու, Երեմ. Խթ. 24, կընայ այս Բօս-
րայի, կամ թերեւ Բասորայ հետ
նոյն ըլլալ։



Բրուտ, շինէլ եեցեղէն անօթոց (հողէ աման), Մննդ. ի. 14, 15. Դատ. ի. 16, 19. Սաղմ. թ. 9. Եփագոսոր հին նկարներան մէջ կը տեսնաւին բրուտք որ սախք արտգ արտգ շարժելի դրդանց վրայ գարձնելով պյառայլ ձեւեր կու տան կաւի կոտրին զոր արդէն լմած կամ շաղուած են ստիւք: Ձևոյ դուշ մը կար բրտին քով, սւստի ջաւը տանելով թաց կը պահէր կաւը: Անօթին ձեւ և գեղցիկութիւն տալէն ետքը, կը փակցնէր ունկունքը, կը շինէր վրան զարդեր, և քիչ մը շարժալէն ետքը զգուշութեամբ կը տանէր փուռք թրծելու, Բրտին իշխանութիւնը կաւին վրայ օրինակ կառնուի Սուրբ Գրոց մէջ առ ի ցուցանել զիշխանութիւնն Աստուծոյ որ ըրաւ մեզ կաւէ, սւստի և ինչպէս որ կ'ուզէ կը շինէ և կը վարէ զմեզ, "Միթէ ձեզի առ բրուտին բրածին պէս ընելու կարող չ'մ, ով խորայիկ տունը, կ'ըսէ Տէրը. Ահա ինչպէս է կաւը բրուտին ձեռքին մէջ գուք իմ ձեռքին մէջը պյառէն էք, ով խորայիկ տունը, և Երեմ. թի. 4-6. "Միթէ առեղծուածը կը Ստեղծողին կրնայ ըսել թէ Զիս ինչո՞ւ ասանկ շինեցիր: Բրուտը իշխանութիւն չըննի կաւին վրայ նոյն շաղուածքէն աման շինելու, մէկը պատուայ և միւսը անարգանց համար, և Հոռմ. թ. 20, 21.

9

Գատաղ, զլուսն, Դատ. թ. 26-41, որդի Արենի, Թերես մերունդ եմնդրայ, Հօր Ափերեմի, Մննդ. ի. 17. 2-6. Յարեցաւ Ափերեմացւոց Նրբ ապստամբեցաւ Գեդեսին որդւոյն Արմենիկի գեմ: Գրգուեց զԱփերեմացին և ատրաւ զանոնիք ի պատերազմ, բայց յաղթուելով մերժուեցաւ Քաղքէն:

Գատաս, Երեւութ, բլուր Եփրեմյ, որդի Հիւսիսային կողմն էր Թամնաթ-Սարա, անուանի իրբե գերեզմանատեղի Յեսուսայ, Յես. ի. 17. 30. Գատասի ձորերը, Բ Թագ. ի. 17. 30. Ա Մնաց. ԺԱ. 32, էրն հաւանականագու այս ըլլոյն ստորատը:

Գարբա, Էլուր, Ղեւական քաղաք Բինիամինի, Յես. ԺԱ. 24. ԻԱ. 17. Ա Մնաց. Ը. 6, մատ ի Բրամա, Նեմ. Ը. 30. Ես. Ժ. 29, և ոչ հետք Յագոյին Թագաւորութեան հիւսիսային սահմանէն, Դ Թագ. ի. 9. Զաք. Ժ. 10: Դասիթ Գարայի մատ յաղթեց Փղշատուաց, Բ Թագ. Ե. 23: Ասա նորոգեց զԳարբա Ռամայի աւերակներով, Դ Թագ. Ժ. 22: Գարբա Երուսաղեմէն վեց կամ եօթն մղոն էր, և կը բաժնուէր Մաքմատէն ի հիւսիսոյ խորածորով մը: Տես Գարբա:

Գարբատ, Էլուր, 1. քաղաք Բինիամինի, Ա Թագ. Ժ. 13, անզի ծննդեան և նիստ իրայիկի Թագաւորին Սաւուզի, ուստի յաճախ կը կոշտի, "Սաւուզին Գարբատն, Ա Թագ. ԺԱ. 4. Ժ. 34. ի. 9. ի. 12. 1. Բ Թագ. ԻԱ. 6. Ես. Ժ. 29: Գարբատ անուանի էր նաև իւր մեղոց համար, մանաւանդ այս մեղաց համար զար գործեց բանարաբելով մանուկ Ղեւացւոյն կինը, որ գացած էր բնակել հսկ. և պատերազմին համար որ այս գործէն յառաջ եկառ, մինչեւ ի ոպաս կոտորութ Բինիամինի ցնցին, Դատ. ԺԹ: Սուրբ Գերք կ'ըսէ թէ պյառ բանը պատահեցաւ պյառիսի ժամանակ մը որ թագաւոր չկար խորայիկ մէջ, և ամէն մարդ կ'ընէր ինչ որ եր ոչքին

Համայ էր : Բողբնառն Գարապի հետ ըլ գտաւ Յերապի փոքր և աւերակաց լի զիւղին մէջ մօս ի Ռաման, բաժանեալ ի Մաքմանայ ի հիւսիսյ խորածորով մը, և իրբե զեց մղոն յերուաղեմէ ի հիւսիսյ արեելից :

2. Քաղաք Յաւդայի, Յեռ. ԺԵ. 57, որ էր իրբ վեց մղոն ի հարաւայ արեելից Երաւաղեմէ : Կ'ըսուի թէ Ամբակում մարգարէն հօս թաղուեցաւ :

Գարաբրն, Քլոր, քաղաք Փղըլացոց, ի մէջ ասհմանաց ցեղն Դահայ, Ղետացոց համար որոշեալ, Յեռ. ԺԹ. 44. ԻԱ. 23. Ասկայի Փղշտացիք չմերժուեցան անկէ . և առ Նադարաւ Փղշտացիք էին տէր քաղաքին : Նադար սպանեցաւ ի Բանայի մնացեաւ պաշտուած էր քաղաքը, գ Թագ. ԺԵ. 27. ԺԶ. 45. Այս քաղքին նացեալ պատմութիւնը, ինչպէս նաև գիրքը ծանօթ չեն :

Գարաւան, երեկի քաղաք Խեցոց, յետոյ Ղետական քաղաք, Բնիսիսինի երկրին մէջ, Յեռ. ԺԸ. 25. ԻԱ. 17. Էր մօս ի Գարաւ և Գարաւ և երեմն վիլպակաւ կ'առնեաւ փախանակ Գարապի : Գարաւանի Գարանաց պատմութեամբ դաշնիք ըրին Յետուայ և Խորայիլի ծերերուն հետ, և եղան փայտակից խորանին վկայութեան : Հինգ դրացի թագուարք միարան ինկան անսնց փայ, բայց յազթուեցան ի Հրեւ մէծ պատերազմուն : Այս պատերազմին առենն էր որ "արեւ երկնից մէջուղը կայնեցաւ", Յեռ. թ. և Ժ. Հոս դրուած էր առանակակը շատ առիներ, Ա. Մհաց. ԺԶ. 39. ԻԱ. 29. Բ. Մհաց. Ա. 3. 4. և հոս տեսնաւեցաւ Աստուած ի գիշերի մանսկ թագաւարին Սոզմոնի, գ Թագ. Գ. 4-15. Նշանաւոր է նաև Յովարուինաց երիս գիտուածոց համար, Բ. Թագ. Բ. 12-32. Ի. 8-12. Երեմ. ԻԱ. 12. Գարաւանն էր բարձրութեան մը վրայ, Անց մղոն ի հիւսիսյ Երուաղեմէ :

Գարես, որդեսիսն, Յոււկոյի ցեղն սմ, որոյ համար կ'ըսուի թէ իր եղայութեն փառաւոր էր, ի ինչպէս կ'երեւ, իր աղօթքին աղու-

ութեանը պատճառաւ, Ա. Մհաց. Դ. 9, 10 :

Գարբիկէլ, ոյր Աստուած, մին ի գլխաւոր հրեշտակաց, Ղրկուեցաւ առ մարգարէն Դանիէլ մէկնել անոր տեսիլները, նաև առ Զաքարիա, աւետէլ նման Յօվհաննու Սկրոչի ծրնաւնդը, Դան. Բ. 16. Թ. 21. Ղուկ. Ա. 11, 19. Անց ամիս եաքը զըրկուեցաւ Նազարէթ, առ Մարիամ Կոյս, Ղուկ. Ա. 26-38.

Գագար համ Գաղգարա, վերջինը Երբայցերէն բառ է, ունի գանձ, այն աեղն ուր Գրիսոսս խայուեցաւ, մօտ յերուազէմ, Յօվհ. ԺԹ. 20, բայց քաղքին պարիսպներէն դուրս, Մատթ. ԻԵ. 33. Մարկ. ԺԵ. 22. Յօվհ. ԺԹ. 17. Երբ ԺԳ. 12. ի Գոյշ գոթա կար պարակը մը կ գերեզմանը ուր գրուեցաւ Գրիսոսսի մարմինը մինչև ի յարութիւն նորա, Յօվհ. ԺԹ. 41, 42. Երկրայելի է թէ բուն Գոզզոթա և գերեզմանը ստուգիւ այն աեղերն էին ուր Հիմա շինուած է "Սուրբ գերեզմանի եկեղեցին", ընդարձակ շնչք ի հիւսիսյ Ափոն Երեխին և այժմու քաղքին մէջ, շնչեալ անդ ուր առ Հեղինեաւ գշեցիր յար. Տն. 335, աւանդութեամբ և իր թէ հրաշիք որոշուեցաւ թէ էր խաչելութեան տեղը : Սուրբ Գոյոց աշխարհագիններէն սմանք կը զնդեն թէ այս աեղերն էին, բայց Ռոպենոն և այլք բաղսւմք կը հակառակին ստակապէս, ըսելով թէ անզօր է այն աւանդութիւնը, և թէ վասն զի գուշաբին է ցուցնել թէ գերեզմանին այժմու կարծուած տեղը գուրս էր հին քաղքին պարիսպներէն : Տես Երուաղեմէ : Ֆեոք որ այս աեղերն սցիկութիւն ըրաւ որրազան գէպդքրուն տեսարանը ստուգիւթ նպատակու, արդարէ հնարաւոր համարեցաւ թէ աւղիղ կմասյին ըլլալ աւանդութիւնք որրազան տեղերուն վրայ, այսիին թէ խաչելութեան տեսարանը կընար կատարուած ըլլալ այժմու ցուցուած տեղը, այժմու ցուցուած քարը կընար Երկրաշարժէն պատառաւոտ քարերէն մէկուն կտորն ըլլալ, կեու երկաթով պատեալ քարերէն սիւնը զոր տեսաւ կընար այն սիւնն ըլլալ ընդ որ կապուեցաւ

Տէրը ձազկման առմեն, կարծր քարի պյան գոբրիկ կտորը որ ճարագավ կը ցուցաւէր երկաթեայ թելէ վանդակի մը մէջ՝ կրնար պյան քարէն ըլլալ որպէս վրայ նստաւ Տէրը երը կը պոտկուէր փշով, կանթեղներով լուսաւորեալ և սպիտակ վիմագործ տապահանվ ծածկեալ և գրեթեաշչն աենք կը քրնար արգարէ Քրիստոսի որոն թաղման և յարութեան տեղն ըլլալ. բայց երը տեսաւ որ բոլոր պյան քաները գրեթէ միահամուռ մէկաեղ էին, և իսացաւ որ եկեղեցւոյն հրմնարկութեան աաենը գետինը փորուած և հարթուած էր, և թէ Հեղինէ գչելիս պյան եկեղեցին շինելու համար կործանել տուաւ մեհեանը որ եկեղեցւոյն տեղն էր, և, մասնաւոնդ, երը տեսաւ որ բոլոր պյան սրբազն կարծուած նացորդները ժաղովուրդը մնապաշտ ընելէ ուրիշ բանի չէին ծառայեր, և ոյն բաներն իրբեւ հետաքրքրութեան առարկոյ ժազվելով ցուցնազ եկեղեցիներուն նպատակը, չկրցաւ հաւատք ընծայել թէ պյան բաներն են արդարէ ինչ որ կ'ըսուին թէ են.

Գոյութիւն մատացանենք որ, թէպէտ Քրիստոսի մահուան ուուն տեսարանը հիմա ծանօթ չէ, անտառակուսիլի է ոսկոյն թէ "Քրիստոս մեռաւ և թաղուեցաւ ու յարութիւն առաւ երրորդ օրը՝ գիրեբռուն ըստին համեմատ.", Ազա հին ծիսական օրէին անցաւ, ոստանան կողոպտուեցաւ, մարդիկ քրիստոցան, Աստուած հաշտեցաւ և երկիր բացուեցան ըրդը հաւատացցեց.

Գագ, բուտ, 1. որդի Յակոբոյ և Լիսոյ ազամինոյն Զելիսոյի, Մննդ. լ. 11. Գագոյ ցեղը եւաւ Եղիսաբետն քառասուն և հինգ հազար վեց հարիւր և յիսուն թաւով, Մննդ. լ. 29. 16. Թու. լ. 24. Որդ և Սեհոն թագաւորաց պարտութենէն եաբը, Գագ և Ծուրէն սղցին ժառանգել իրենց բաժիններ յինկոյս Յօրդանանու, պատճառելով իրենց հօտեռուն բազմութիւնը: Մովես ընդունեց անոնց ինգիրել սա պայմանաւ որ մէկաեղ պիտի երթային իրենց եղաւայրներուն հետ և օդնել անոնց Յորդանանու արեմանեան կողմը նու-

ամելու, Թու. լ. թ. Գագոյ ցեղին ժառանգութիւնը սահման ունէր ի հրւսիսյ՝ Մանասէի, և Հարաւոյ Ռուրէնի երկիրները, յարեւակից ըղթորդ անան, և յարեւելից Ամսնացւոց երկիրը: Հիւսիսային արեմանեան ծայրը կը հասնէր գենչէ Գալիլեայի ծովը: Երկիրն եր մեղեցիկ և արօտացատ, թէպէտ Գագեանք արեւելեան Արարաւոց ասպատակութիւններուն նըշտակ ըլլալով միշտ սպառազինեալ և ի գուշը կենարու սպիտեալ էին, Մննդ. լ. թ. 19. թ. Օր. լ. կ. 20. Ա. Մնաց. Ե. 18-22, 25, 26. Ժ. 8. Գագոյ գլխուոր քազաքները կը կոչուին քազաքք Գագաւագու, Յետ. Գ. 25.

2. Դաւթի բարեկամը, որ անոր հետ գնաց երբ Դաւթիթ կը հայածուէր Սաւուզէն, և շատ անգամ կը զրկուէր յառաւուածուոտ պատգամաւ առ Դաւթիթ, Ա. Թագ. լ. թ. 5. թ. Թագ. լ. թ. 11-19. Ա. Մնաց. լ. թ. 9-19. թ. Մնաց. լ. թ. 25, Սուրբ Գրոց մէջ կը կոչուի մարդարէ, և առ սանող Դաւթիթ: Կ'եռեկ թէ Գագ գրած էր Դաւթի կենաց պատմութիւնը որ կը յեշուի Ա. Մնաց. լ. թ. 29.

Գագարացիք, բնակիչը քազաքին Գագաւոյ որ պյամ Ումբէյո, գլխաւոր ամուռ քազաք Դեկապոլեայ, որ բաւական կարեւոր էր Քրիստոսի ժամանակ, և ունէր շատ Յցն բնակիչ, Հերոսնը գետին հարաւային կողմը, եօթը մզուի ի հարաւայ արեւելից Գալիլեայի ծովուն, կրաքարէ ուզրութէ սես լեռնակի մը տափարակ գտագաւած վրայ: Կան լեռնակին գլուխն աւերակիներ, կողերուն վրայ ոչ սահաւ, գետնափոր տեղեց յուր սահաւին կը բնակին մարդիկ, իսկ լեռնասին ստորոտը՝ ջերմուկներ: Գագաւացւոց երկիրը կ'երթար միշտ Յօրդանան և Գալիլեայի ծովը: Այս երկիրն սահմանին վրայ ծովակին մօտ գործուեցաւ Մատթ. լ. 28. թ. 1. Մարկ. Ե. 1-20, և Ղուկ. լ. 26-39 պատմուած հրաշքը: Դիւաց լեռնեւուն մը հանուեցաւ երկու ոյսահարէ, և մտաւ խոզերու երամակ մը որ կորսուեցաւ ծովուն մէջ: Տես Գերգեացիք:

Գաղեր. Այս բառը կը նշանակէ զարդար, անու ուն, ինչպէս նաև հետեւալ բառը որ ասէտ ելած է: Գաղեր էր հին տեղի մանահացւոց, Բուդոյի գաղաքի վրայ, Յես. ԺԲ. 43, և էր հաւանականապէս նշյանդ յաջորդ բարին Գաղերա:

Գաղերա, քաղաք Յուգայի գաշտին մէջ, Յես. ԺԵ. 36, հաւանականապէս մինեացն նախընթաց Գաղեր և Բեթագեր քաղաքներուն հետ, Ա. Մաս. Բ. 51: Ուստի կը թուրի թէ կը վերաբերէր Գաղերայ Ըստանեաց:

Գաղա, հչը, զարդիս Ղուզգէչ, Հին քաղաք Քանանու հարաւային արևմտեան ծայրը, Մննդ. Փ. 19, որ կը վերաբերէր Աւացւոց, Բ. Օր. Բ. 23, և այս Փղշտացւոց անցաւ: Յեսու Յուգայի ցեղին տուար պայս քաղաքը, բայց չուունեց զայն, Յես. Ժ. 41. Փ.Ա. 21, 22. ժ.Գ. 3. ԺԵ. 47: Յուգա ժամանակ մը տիրած կ'երեկի պայս քաղաքին, բայց առ գտաւորօք անկախ էր, և էր մին ի հինդ գլխաւոր քաղաքաց Փղշտացւոց, Դատ. Ա. 18. Գ. 3. Ժ.Գ. 1. Ժ.Զ.: Սամփոն տարած Գաղպէյի գուռները, և յետո նզյն քաղաքին մեհենին աւերակներուն տակ մարզ մեռաւ: Հեղեայ ժամանակ հոն էր Աստվածյա տապահակը, Ա. Թագ. Զ. Գաղպայ ճանացաւ Դատթի և Սարգսնի իշխանութիւնը, Յափաթամայ և Աքազու ժամանակ նորէն ստացաւ իր ազատութիւնը, բայց դարձեալ նուանեցաւ առ Եզկիալ, Դ. Թագ. Ժ.Լ. 8: Յետուուս ուրիմ հուանեցաւ ի Քաղգէցւոց, ի Պարոից և յԵղիպատացւոց, Երեմ. ԽԵ. 1: Իր 96 ին հախ քան զի՞ր, Հրէից թագաւորն Աղեքսանդր Յանէոս առաւ Գաղպա և Կործանեց: Հռովմանցից զօրապէտը Գարինիսս վերսախն ցինեց զԳաղպա, և ոչ յետ բազում ժամանակի համբարձման Փրկչին, Գրիսանեայ եկեղեցի մը անկուեցաւ հոնիրու կուազառաւթեան գէմ կը ըստաւնեցաւ: Յանի Տն. 634, Գաղպա մատչնդ Մահմետական լիով, և առ Կաղաքար եղաւ աւերակ: Մասում իւրի շինուեցաւ և ամրացաւ, և է զարդիս քաղաք 45,000 բնակչը:

Հին քաղգէն սակաւ ինչ նախցրէք ընդարձակ բայց ցած աւերակի կոյտ են, իր երկու կամ երկու մինն հեռու ծովէն: Գաղպա ժամանակաւ այնպէս ամսւր էր մինչև հինդ ամիս զդէմ ունել Մեծին Աղեքսանդրի: Այժմու քաղաքն աւելի գաշտին մէջ է որ շատ պաղարեր է, լի պարտիզոք արմանենեաց և ձիթենեաց: Հին Գաղպա ուներ ծովէն մօտնալու տեղ, բայց ոչ նաւահանգիստ կոչուելու արժանի նաւահանգիստ մը: Մարդարկը շատ անգամ կը յիշեն պայս քաղաքը, Երեմ. ԽԵ. 20. ԽԵ. 5. Ամփա. Ա. 6. 7. Սոփոն. Բ. 4. Զաք. Բ. 5: Հարաւային ճամբան Երաւանակմէ ի Գաղպա, նշանաւոր ի պատմութեան նմթովպացի ներբինւցն, կը կոչուի անապատու Գործոց Բ. Գլեզոյն 26 համբարին մէջ, քանզի ոյն ատեն յիշեալ ճամբան կ'անցնէր անշէն և անմարդի տեղերէ:

Գաղեր, իշեառուուր, արքունի քաղաք Գաղպէյի գուռները, և յետո նզյն քաղաքին մեհենին աւերակներուն տակ մարզ մեռաւ: Հեղեայ Եղիպատացի թագաւոր մը հանեց զանենք անկէ, և քաղաքը առաւ իր գտաւը, հնոջ Սաղմոնի, Գ. Թագ. Բ. 16, որ ամբացցց զայն:

Գաղպա, բլուր Ասոս-Խեն, Մննդ. Ա. 45-48, էր յարեւելից Յորդանատնու, լեռնային մասին մէջ որ Հերման լեռնէն սկսելով կը քայլէ գէպ ի հարաւա, ընդ մէջ Յորդանատնու և Անապաւ Արաբից: Կ'ըսուի թէ պայս իւրանց մէջ շատ գեղեցիկ աեստրանդէր կան: Գաշտերը պաղարեր են, Երինիք անտառախիստ, և որ կողմէ և նոյուի գեղեցիկ աեսիլ մը կ'ընծայուի աշաց: Սաւրը Գիրք իրը ծանօթ էր յիշէ շատ անգամ Գաղպատու կաղնիները և անասնաց հօտերը, Մննդ. Ա. 25. Թուր. ՂԲ. 1.

Գաղպատ անունը երբեմն կը նշանակէ բարոր Երկիրն յանկշոյ Յորդանանու: Այսպէս, Բ. Օր. Լ.Դ. 1, կ'ըսուի թէ Ասուուծ ցուցուց Մովսէսի, Նարաւ լեռնէն, "բոյր Գաղ-

զապատ երկիրը մինչեւ Դան՝ ս. Բաղ-
զատէ թու. լ. թ. 26, 29. թ. Օր. դ.
12. Սակայն բուն Գաղագդ էր ի
հարաւոյ Բառանու, բայց հաւանա-
կանապէս երկուքին մէջանեղ սահմա-
նը ճշդիւ որոշումն չէր. Բառան և
Գաղագդ շատ անդամ ի միասին կը
յիշաւէն, թես. ժք. 5. ժք. 11. ժք.
1. 5. Դ. Թագդ. ժ. 33. Գաղագդու
մէկ մասն էր այս երկիրը որ զարդիս
կը հոչուի Պէլդա, Պաղեստինու
բնդառաւրագյան մասերէն մին. Տես
Բալասան և Բասան:

Գաղագդու լեռն, յանձնուկ մի-
արս, էր անտարակցոյ այս որ այժմ
ճէպէլ ճէլսան կամ ճէլսան կը կոչ-
ուի բառ Պուրբ հարաւոյ, և որդի ըս-
տորոսն է իրը երկու ժամ, կամ վեց
մինչ հեռու վատի Զէրգայէ կամ
ի Յարբոկայ դէտ ի հարաւ: Լեռը
կ'երթայ յարենից յարեմուսու, և
է երկայն իրը երկու ժամ ու կէս
(ութ կամ տասը մզն): Այս լեռան
վրայ են ճէլսան և ճէլսան քաղաք-
ներուն աւերտիները, հաւանականա-
գու տեղի, ըստ Անէւէ թ. 8, ընի
Գաղագդ քաղզին, որ այլուր կոչ-
ուած է յամնզի Գաղագդ: Գա-
ղագդու լեռան հարաւոյին կոզմն է
այժմուն Զարդ քաղզոք: Հաւանա-
կանապէս այս լեռան վրայ էր որ
Յակով և Լարան կանգնեցին յիշա-
տակի քարեր, Ծննդ. լ. Ա. 45-48.
Տես նաև Դաս. ի. 3.

Գաղագդ, գտաւա փոքրան Ա-
սիզ, ի հարաւոյ և յարենիեան հա-
րաւոյ թիւթանից և Գափլատնից,
յարեմուից Պուստոփ, ի հիւսիսոյ և
յարեմուսուն հիւսիսոյ կաղագդովից,
նշնակէն ի հիւսիսոյ և յարենից հիւ-
սիսոյ, լիկայնից և Փափւէից, Բ
Տիմ. դ. 10. Գաղագդին անունը ե-
լած է ընի Գաղագդացիներէն, որոնց
մէ երկու ցեղ (Տրակունած և Ցողով-
առարյեան) հանգեր կեզու ցեղով
մը (Տէկուսագացիք) գաղթեցին հնա-
բրեննոսու զառովմ յաւարի առնելէն
եռքը, և խառնուելով նախին բնակ-
չաց հետ, կոչուեցո՞ն Գաղագդին
այսից, նախ քան դիր. 280. Ասոնց
սերունդը կը խօսէր կեզուերէն գէթ
մինչ Յերոնիմոսի ժամանակ, Գաղ-
թականութենէն վեց հարիւր տարի

եռքը. այս Ասիսկան Գաղագդին
պահեցին նաև Գաղիւսկան ցեղին
զատերազմոն և դիւրագրգիւս բնու-
թիւնը: Տես Գաղ. Ա. 6. դ. 15.
Ե. 7: Առ Օգոստեաւ, իրը 26 ին նախ
քան զիր, Գաղագդին եղաւ Հռովմէ-
ական նահանդ, և ունիր ուրցն կուտա-
կալ: Գաղագդին նշանաւոր էր երկրին
զաղաբերութեան և ծագիեալ զա-
նաւականութեան կողմնոնէ: Էր
նաև նիստ գաղթականաց այլեւալ-
ագերէ, որոց մէջ կային շատ Հըր-
եայք, և կ'երեկ թէ Պօզոս ասոնցմէ
շատերը գարձուց ի Քրիստոնէւթիւն,
և կոր. ժք. 1: Պօզոսի առաջին պյ-
ցելսութիւնն եղաւ, Գործ. ժք. 6,
հաւանականապէս յամի Տն. 51-2.
քանի մը տարի եռքը եղաւ երկրորդ
պյցելսութիւնն, Գործ. ժք. 28, յետ
որոյ առ Գաղագդին թուղթը գըր-
ուած կ'երեկ: Առաջին պյցելսութեան
ժամանակ հիւսնդ էր առաքեալը,
բայց և այնպէս Գաղագդին ընկա-
լան վնաս իրբեւ զշրեշտակ Ասուու-
ծոյ, և որոնի մուզք գիրեցին Աւե-
տարանը: Պօրս կամ Հննդ տարի
եռքը Քրիստոնէւթիւն գաւանազ
ջրեայ վարդապեսք եկան անոնց մէջ:
Ասոնց չէին ընդուներ թէ Պօզոս ա-
ռաքեալ էր, շատ կարեւոր կը հա-
մարէին հրէական օրինաց համաձայն
գործերը, և եղծին Աւետարանը
հրէական արարողրութիւններ խառ-
նելով անոր հետ: Պօզոս լուելով
զայս, մինչ հաւանականապէս կո-
րընթաս էր, յամի Տն. 51-8, գրեց
իւր թուղթն առ Գաղագդին:
Զայրացմանք կը յանդիմանէ իւր
որդեւէններն ի Քրիստոս անոնց պյ-
ցէս արագ օստարանալուն համար
Քրիստոսէ և նշանաւութենէ. կ'ընէ
թէ ինչ առաքեալ է, և թէ ինչ որ
կ'սուսացանէր կ'սուսացանէր իրրե-
առաքեալ, վասն զի առած էր զա-
նոնք այն իսկ Քրիստոսէ զերշապէց
զըրեղ կերպուտ կը հառատաէ Քրի-
տոնէւթեան այն մեծ վարդապե-
տաւթիւնը, պյցինքն հաւասազ ար-
գարանալու վարդապետութիւնը,
ցուցնելով այս արգ սրութեան յա-
րարեւութիւնը մէկ կողմանէ հրէա-
կան օրինաց, և մրւ կողմանէ սուրբ
կեանք վարելու հետ: Թաւզթին ընդ-

Հանուր նիւթը միեւցն է ինչ որ է Հռովմայեցւոց թուղթինը, և կ'երեք թէ պատրիարքի թուղթինը միեւցն ժամանակ գրաւած էն. Գաղափոյ եկեղեցիները կը յիշավին եկեղեցական պատմութեան մէջ իր ինն հարիւր տարի:

Գաղգագու, կը բար- 1. տեղի հըս-
չակաւոր ի մէջ Յորդանանու և Ե-
րիսլի, ուր նախ բանակեցան Խա-
րոյելացիք Յորդանան անցնելն ետ-
քը, և առաջին զատիկն ըրբն ի Գա-
նան, Յես. Դ. 19. Ե. 9, 10. Գաղ-
գազա աարիներով եղաւ ուխաւոր
բանակետղ Խորոյելացւոց, մինչ
Յեսու երկիրը նուամելու զրազեալ
էր, Յես. Թ. 6. Ժ. 6, 15, 43. Յե-
տոյ շինուացան հն բաւական մեծ
քազաք մը, Յես. Ժ. 7, որ շատ
կողմանէ անուանի եղաւ: Հոս մնաց
վկայութեան խորանը մինչէ տարուե-
ցաւ ի Սկելավ. նաև, ըստ Կարծեաց
բազմոց, Ասմուել հոս կը մատու-
ցանէր զա՞ և կը գատէր զիխոյցէլ,
և հոս պասկուեցաւ Սաւուզ, Ա.
Թագ. Ե. 16. Ժ. 8. ԺԱ. 15. ԺԳ.
7-9. Ժ. 33: Հոս հաստատուեցաւ
մարգարէց գործը մը, Դ. Թագ. Դ.
38, բայց և այնպէս կը թուր թէ
յետոյ եղաւ կառաջաշութեան կա-
յան, Ավ. Դ. 15. ԺԲ. 12. Ամսվ. Դ.
4. Ե. 5: Զարդիս հետք անցամ
նացած չէ Գաղգազայի: Ըստ Յով-
սեպսի, երկու մզս հետու էր Երի-
քովէ:

2. Ուրիշ Գաղգազա կար մօտ ԱԱ-
սփառարիս, Յես. ԺԲ. 23. Նէն-
ժԲ. 29. Իւ թերեւ երրորդ մը կար
Եփրեմոյ մեծաերն ի հիւսիսյ թէթելի
Բ. Օր. ԺԱ. 30. Դ. Թագ. Բ. 1-6:
Ուզել չէ անոնց կարծիքը որ Անտ-
ուպատրիս մօտ Գաղգազան կը համա-
րին գատառուանիս տեղի Ասմուե-
լի, և մարգարէց գործներէն մին:

Գաղփան, անթիշւպատոս էր Ա-
քայլոյ, առ կըզիս կայսերաւ,
Պօղսի ժամանակ, Գործ. 12-17,
և էր երեց Եղրոյի Աննէկոյի իմաս-
տասիրին, որ կը նկարագրէ զԳաղփան
իրեւ յետին աստիճան մարգարէ և
արգարասէր: Անոր բաւն նիստն էր
կորիթոս, և երբ կորիթոյի Հըեայք
ամրուի յարուցին Պօղսի գէմ

մէջէցեցին զանի յատեան, Գաղփան
շուղեց անսալ անոնց աղմկալի և ա-
նիրու պահանջանաց: Յշշնք որ ա-
ռաջիկայ էին, ուրախ եղան որ հա-
լածիչ Հըեայք մերժուեցան, և էյ-
նալով Սոսինէսի վըսյ որ դլուի
էր ամրուին, ծնծեցին զանի: Փոխա-
ընելու եղանակ մը զըր Գաղփան
թղլ տուած ըլայրու էքր: Խըր կըրո-
ըր Աննէկոյի գէս նաև Կաղղին ոպա-
նուեցաւ հրամանաւ Ներոնի:

Գամանդացիք: Այս բառը գոր-
ծածուած է ի Սուրբ Գիրո, Եղեկ.
իշ. 11, իրեւ անուն մողովրդեան,
բայց կը նշանակէ մանաւանդ քաջ
և զատերազընզ:

Գամանդին, տնուանի Գարիսեցի
Պօղսի ժամանակ, վարդապետ
օրինաց և անգամ Աննետրիսին:
Ունէր մեծ աղեցութիւն Հըեից մէջ
և ըստ ոմնոց կըսուի թէ էր նախա-
գահ Աննետրիսին առ Տիրեկեաւ,
կայիսուի և կցողեաւ: Թայմուա-
նանի կըսուն թէ Գամանդին որդի էր
րաբրի Աննին և թօսու մեծանուն
օրէնոգէտին Հիլելի, և թէ յետ
մահաւան Գամանդին շիճաւ Մովի-
սական օրինոց Գառքը: Գամանդին
յիշանն ըստիսութիւնը Աննետրի-
սին մէջ Գրկեց առաքեալները զա-
տանուն մահուանէ, և ցուցուց թէ
Գամանդին ունէր արգարե մեծ ի-
մաստութիւն և էր բարեկամ կրօ-
նական ազատութեան, և թէ չէր
սաստիկ միտեալ Աւետարանին,
Գործ. Ե. 33-40: Պօղս առաքեալ
մեծ պատր կը համարի իրեւ որ ա-
սկեսու էր Գամանդին, Գործ. ԵԲ.
3, և աարակցոյ չկայ թէ Պօղս
անիէ սորված էր ոչ միայն սաստիկ
նախանձաւորութիւն Հըետկան օրի-
նաց համար, այլև անկեղծութիւն,
անկողնակալութիւն և ազատափ-
րութիւն: Սակայն աւանդութիւնը
թէ Գամանդին ընդունեց Գրիսոս-
նէւթիւնը, չի համատայնիր այն
բարձր համբաւացն զըր կոյեւած է
Գամանդին ի մէջ բարունեաց յետին
գարուց:

Գամարիս, 1. որդի Աստիանայ
գորի աամարին առ Յօվակիմաւ:
Գամարիսի սենէկին մէջ կարգաց
բարուք մեծանոյն Երեմիայի մար-

գարեւութիւնները, և Գամարիա էր որ ուրիշներուն հետ ջանաց և երկրորդ անգամ կարդացուց յիշեալ մարդարէութիւններն աւելի մեծ բազմութեան առջև, և բերաւ տօնմը կարգալ թագաւորին որ այրել առաւ աղջի, Երեմ. լ. Զ.

2. Քեղկեւոյ սրգի որոյ ձեռամբ Եղեկիա թագաւորը զրկեց Հարկը Բարեկան առ Նարուգովովոնոսոր: Գամարիա տարաւ նաև նամակ մը ուր երեմիա կը զգուշացնէր զգերեալ Հրեայո սուս մարդարէներէ որ անձն արքա զարտութիւն կը խօստանային, Երեմ. լիթ. 3, 4:

Գայի, թագաւորանիս քաղաք Քանակ Քանակացուց, յարեւելից Բնթելոյ: Արրահամ անգամ մը Գայիի մօտ բնակեցաւ և շինեց սեղան, լրնադ. ԺԲ. 8. ԺԳ. 3: Նախաւոր և Գայի, վասն զի հնա յազթուեցաւ Յեսու Աքարայ պատճառաւ, և ազա յազթեց, Յես. լ. 2-5. Ժ. 4-29: Այս քաղքին աւերակաց վրայ կը խօսին Եւսերիս և Եւրունիմո, բայց անոր տեղը գեռ ճշդիւ գիտցուած չէ:



Գայլ, գողան անագորյն, շան տեսակէն: Արդարե կը նմանի ճիշդ շան, քանի մը թեթե տարբերութեամբ միայն կ'որոշուի շաւնէն: Գայլը երբէք չեն հաչեր, այլ մըշտ կ'ունան: Գայլն անգութ և բայց երկշտ. կը փախէ մարդէ, եթէ շատ անօթիւ: Երբ շատ կ'անօթենան գայլը, խմառին կու գան գեւզեր գիշեայն, և կը պատասն զով որ կը դանեն, Երեմ. Ե. 6. Եղեկ. լիթ. 27. Ամբ. Ա. 8: Են արագոսն, բաւական զօրաւոր՝ ոչիսոր մը սարիպաւ տանեն: և հասարակ շաներու կը յազ-

թեն: Սաստիկ ձմեռներ գայլերը մեծ խումբ եր կը կազմէն, սոսկալի ոռնալու ձայններով կու գան և աշադին աւելումներ կ ենեն: Սոսկայի են ձմեռանդ Նսփիններու, վասն զի ոչ խարիներուն տկարութիւնը և երկատութիւնը նշաւակ կ'ընէ զանոներ գիւրաւ որս ըլլալու գայլոց, Ղուկ. Ժ. 3. Ցովհ. Ժ. 12: Այսոքէ Հաւածիչը և սուս վարդապետը միշտ յափշտակող գայլը նզած են Գրիսոսի հօտին, Մատթ. Ժ. 11. Գործ. ի. 29: Գայլը կը գանուին Եւրոպա, Ասիա, Ավերեկէ և Ամերիկա: Ընդհանարակն բազմամարդ տեղեր կը հայածակն զայլիք, բայց և այնպէս ամէն տեղ կը գանուին մեծամեծ անտառներու մէջ և լեռնային տեղեր:

Գայիսո, և. Ա. Անկեդունացի մը որ ընկեր եղաւ Պօղոսի անոր ճանապարհորդութիւններուն մէջ, և փոքր միւս ևս պիտի սպանուէր ամբոխէն յշփեսոս, Գործ. ԺԹ. 29:

2. Պօղոսի ձեռագր դարձած կարենթացի մը, որ երբ Հիւր պահեց իր տունը Պօղոսի մինչեւս առաքեալը կ'աշխատէր կորնթոս, Հռովդ. Ժ. 23. Ա. Կոր. Ա. 14:

3. Դերբացի մը, որ Պօղոսի յարեցաւ կորնթոսէ, առաքելոյն վերջին ճամբարորդութեան ասենն յԵրուապէմ, Գործ. ի. 4:

Ցովհանու երրորդ թուղթին ուղղուած է առ սիրեցեալն Գայիսո, որոյ Հրւրատէր բարբը շատ կը յարմարի երկրորդին որ յիշուեցաւ: Գայիս անունը սովորական էր մանաւանդ պին տեղերն ուր Հռովմայեցիք կը բնակէին: բայց և այնպէս Սուրբ Գործ մէջ երկու կամ երկը անձինք միայն յիշուած են պիս անուամբ:

Գուլակստիբն: Արեւելեան ազգերը սիրող են ըզծութեան, հմոյից, երազահանութեան և գուշակութեան: Երբ Մովսէս կը հրատարակէր օրէնքը, վերսիշեալ միտումը շատոնից հասարակ էր Եղիպտոսի և մօտակայ Երկիրներուն մէջ, և Խորակիացւոց պիս միտումը խափանելու համար խօսիւ արգելուեցաւ անսնց գիւթերու, վիուներու, իզձերու և երազահաներու երթալ, և փոխանակ պինը Աստուած խօստացաւ անոնց

տալ մարգարեւթեան ճշմարիտ ո-
դին որ յանչունս գերազանց է քան
զիախարգութեան ոպին, Ել. Իթ.
18. Ղեա. ԺԹ. 26, 31. Ի. 27. Ա-
նակը որ կը պիգեին գիւթութեան
կամ ըզձութեան ոպի ունենալ կը
քարկոծեին, Բ. Օր. ԺԹ. 9-12. և
մարգարեւթեանց մէջ ստէզ և
սասափի մեղադրութիւններ կան առ
կախարդո դիմովիկեռս, ինչպէս նաև
ուռա մարգարեւթից գէմ որ կը խարե-
ին ժողովուրդը, Ես. Ը. 19. Խէ.
11-14. կզէկ. ԺԳ. 6-9. Այս սնա-
պաշտութիւնները հորէն զօրացան
Քաղցւացւոց հետ յարարերութենէ
առ վերջին թոգաւորօք Յուդոյի, և
Բարելմի գերութեան ասենր, Դ
Թագ. ԻԱ. Բ. Բ. Մնաց. ԼԳ. 6.
Տես Մըզգորիւն, Մըգեր.

Գուշակութիւնը քանի մը տեսակ
էր. Հրով, Հրով, Հողով և օդով։
Գուշակութիւն կը լլար նաև հաւե-
րու թաթէն, ուլամք, երազք,
նետիւք, ամպերէ, զսէրու փրո-
տիբէն, և որպէս թէ ոգիններու հետ
խօսելով, այլովքն հանդերձ, Եզեկ.
ԻԱ. 21.

Գատանուկ, ոչխարին ձագը, նաև
ուլ, պյուիկն այծի ձագ, Ել. ԺԹ.
5. Գրիտոսու է գառն Առուծեցյ,
Յովհ. Ա. 29, վասն զի մարդոց մեղ-
քին համար ընդունելի զսէն է։ Հին
կատակարանին զսէրն էին օրինակ
կամ սուսեր ոչ միայն Գրիտոսոսի
քաւիչ մահուտեան, այլև անոր անա-
րաս որրութեան և անդմագարձ
հերթեանը, Ես. ԺԳ. 4-9. Յայտ-
նութեան մէջ կը նկարագրուի, Ե.
6. ԺԹ. 41, նոյն իսկ յերկինս իրքն
զսէլի գառան։ Տես և Զատիկի և Զան։

Գատիօն-Գարեր, -ն հ-ոյէ, քա-
զոք կարմիր ծովուն արեւելեան ծոցին
հիւսիսային ծայրը, մօտ յԵլաթ։
Կարայելլացիք հոս կեցան Եդիզոսու
ի գառան ճանապարհորդութեան
վերջին տարին, Թու. ԼԳ. 35. Բ. Օր.
Բ. 8. Այս նաւահանգստին մէջ
պատրաստեց Սպանմն իւր նաւա-
տորմզը որ պիտի երթար Ոփիր, Դ
Թագ. Թ. 26. Նաև Յովսափառու-
սոյնդունակ մէկ փորձը չյաջողեցաւ
Դ Թագ. Իթ. 49. Բ. Մնաց. Ի. 36.
Տես Ելար և Ելք։

Գարփ : Գարփին կը ցանուէր ի Պա-
ղեստին յաշնան, և կը հնձուէր
գարնան, այսինքն՝ զատկին, Երրա-
յեցիք յաճախ կը դործածէին գա-
րեհաց, Բ Թագ. Ժ. 28. Դ Թագ.
Դ. 42. Յովհ. Զ. 9. Գարփին կը տրր-
ուէր նաև ստէզ ի կերպիւր անառ-
նոց, Գ Թագ. Դ. 28.

Գարփզին, լեռան յերկին Եփրե-
մոյ. Այս լեռան և Գերազի մէշտեղ
էր քաղաքն Ալիքեմ, Դատ. Թ. 7. Աշ-
խարհէք քիչ անդամ տեսած է աւելի
ահաւոր անուիլ, քան երբ յորպայե-
լացիք, զիանան նուածելէն ետքը,
կանչուեցան յիշեալ տեղը, և վեց
տեղ կեցան Գարփզին լեռան վրայ
օրհնութեան կարգալ անոնց որ պիտի
պահէին Ասուծեցյ օրնիքը, և միւս
վեց տեղը Գերազ լեռան վրայ, անէ ճք
կարգալ անոնց որ պիտի չպահէին
այն օրէնքը, մինչ բոլոր ժողովուրդը
միարերան կ'ըսէր, Ան, Բ. Օր. ԺԱ.
29. Խէ. 12-26. ԻԱ. Տես անսարան
ի Ալիքեմ։

Գատազան, ծառի մը բաւեն ե-
լած սոս, Մնագ. Լ. 37. Ար նշա-
նակէ նաև ցուզ զըր կը դործածէն
ճանապարհորդք, Ես. Գ. 4, և հո-
վիք, Ղեա. Խէ. 32. Զար. ԺԱ.
10-14, երբեմն ևս կը ցուցնէ զատ-
մայ գործիք, Առակ. ԻԴ. 13. Իթ.
15, գարձեալ արբունի գաւազան,
Եսթ. Ը. 4. Ես. ԺԳ. 5, նաև իրրե
նշանակ իշխանութեան, Սազմ. Բ.
9, և իրրե նեցուկ, Սազմ. ԻԴ. 4.
Հաւազանին տակէն անցնիլ,,
Ելէկ. Ի. 37, խօսը կ'ակնարիէ
կ'երպը նորով Հրեայք իրենց գաւանց
ասանանորը կը զատէին, Ղեա. Խէ.
32. Զատէրով գաւանուկներն իրենց
մը յերեւն, կը փակէին զանոնք գոսի
մը մէջ ընդ որ գուրս ելլերւ նեղ
անցք մը միայն կար, և մայրերը կը
դնէին այն անցքին առջելը, Երբ
անցքին գուրսը կը բացուէր, զա-
ռանկները կը փութային գալ իրենց
մը յերեւն քով, և մարդ մը անցքին
բերանը կենալով, կարմիր զեզի մէջ
միուած գաւազանի մը ծայրը կը
դպջնէր ամէն տասը գաւանուէն մէ-
կուն, և պյուկէ կարմիր նշան մը
կ'ընէր անոր վրայ ըսկով. Ան-բ
ըսյ բասանորդէ համուր, 1

Գաւիր : շրութ գակեալ տեղի , կամ բակ արկելեան տանց մէջ , Բ թառ . Ժ. 18 : Տ-ն այս հո- տին տես Տանք բարձն մէջ : Նաև վկայութեան խորանն ուներ գաւիր : Արեւ- եկան տուները շինուած են ի ձեւ մէջտեղը պարապ բառակուորի գաւ- թի մը բոլորուիքը : Տես Տաւ :

Գերազ , 1. առ Հոսվայեցւովք գաւառ Եդովմայեցւոց երկրին , զար- դիս կը կաչուի նաև ձեպալ որ կը նշանակէ լերինք : Հիւսիսային մասն է լեռնաց շվամային որ քերը զարեւեան կողմամբ էլ Արագած կոչուած մէծ հովտին , որ Մեռեալ ծովէն սկսելով կ'երթայ մինչեւ կարմիր ծո- վուա Ելանեան կոչուած ծոցը . Սաղմ . ԶԳ . 7 :

2. Գէրուդի հիւսիսային կողմը գիւնիկէր հաւահանգիստ և գաւառ- որ ի Յանաց կը հոյուուէր Բիրզոս , զարդիս կը հօսուի ձեպահի , Բանակիւներն են 2,000 : Նախնի բանակիւք կը կոշուէին Գերազացիք : Առաջ երկիրը և բոլոր Լիքանան Խորայելացւոց արուած էր , բայց Խորայելացիք շկր- ցան իսպառ նուաննել զայն , Յես . ԺԳ . 5 : Գերազ կարենոր տեղ էր , Եղեկ . Ի. Ե. 9 , ուր և կը զաշառուէր Թամուզ առասւածը :

3. Բ Օր . Ի. Ե. 4 , լեռան Եփրեմոյ երկրին մէջ , յանիման Գարիզին լիքին որմէ բաժնուած է Գերազ իր վեց հարիւր կանկուն լցոն և երկք մոյն երկայն հովտին յորում էր Անքեմ քաղաքը : Երկու լեռներն ու գերթէ միևնույն երկայնութիւնը , բարձրութիւնը և ձեռ ունին , և ա- նոնց բարձրութիւնը չի կարծուիր աւելի քան եօթն հարիւր և յիսուն կամ ութ հարիւր ոսք վեր ծովուն երեսէն : Գերազ լեռան աշակողմ , և Գարիզին ձախակողմ կ'իյայ անոնց որ Երաւանազմէ գալով կը դատնան որ անցնին հիւսիսային արեւմտեան հովիտը յարեւմտից Անքեմոյ Ումանք կ'ըսեն թէ անփեխ լեռ , Գերազ , ամուլ և ամոյի է , իսկ Գարիզին զուարճ և պաղպարճ : Բայց զարդիս քիչ տարրերութիւն կայ այս երիտ լեռնաց երարու նայող կողմերը որ հաւասարապէս սեպացնեալ և աներ ։ Սակայն կըսուի թէ Գարիզին

լերան ետերի կողմն աւելի բարերեր է , և լեռը քիչ մը աւելի բարձր է քան գերազ : Գերազ լըրազ սոս- րուը շատ գետնափոր գերեզմաններ կան : Տես Գարիզին , Այլւքնէ :

Գեդեսն , կամ Յերարտաղ , Խարե- սոր , ի ցեղն Մանասէի , քաջ և զգօն գատաւոր Խորայելացւոց , մա- նաւանդ արկելեան և հիւսիսային ցեղից , նախ քան դիք . 1249 էն մինչ 1209 : Ալ բնակէր Եփրա , յարեւ- ելից Ցորդանու , երկիր մը սոյս վերոյ կը յարձակէին սուե արկել- եան ասհմանակից թափառական ցե- ղիք հնաց ժամանակ : Խոր ժողովուր- դըն ազտակելու համար կոչուեցաւ Ասուծմէ , և երկնաւոր նշաններէ քաջալերուելով յաղթեց Մադիա- նացւոց , և պատճառ եղաւ որ Խո- րայելացիք շատ տարիներ ընակեցան յագաւագով : Ազստամբ քաղաքները Մոկքովթ և Բանսեւէ , և Զերէկ և Սաղմանա եղրայրասպանները զատօնելը , Եփրեմեանց նախանձը ցածուցաննելը , և չուզել ընդու- նել թագը զոր Հրեայք կը մա- տոցանէին , կը ցուցնեն թէ Գեդէն էր մին յընտիր դատաւորաց Խորա- յեկի : Սակայն ոսկեղն եփուտը շե- նելով մեղաց և որոգայթի մէջ ին- կաւ , քանզի այս եփուտը որ յիշա- տակ էր ովն հրաշակ յաթթութեան զոր Ասուծմած գործեց գերեկոնի ձե- ռոք երկար ժամանակ պաշտուեցաւ իրեն կուռք , դատ . Զ . Ա . Թագ . ԺԲ . 11 : Եբբ . ԺԱ . 32 :

Գեդովիր , Յուգայի լեռնաց մէջ քաղաք , որոյ մօսերը կային պարարտ արօնանք : Այս քաղաքն ի սկզբան Ամազեկացւոց ձեռքն էր , Ա Մնաց . Դ . 39 . ԺԲ . 7 . Յես . Ժ . 58 : Զար- դիս կը հօսուի ձեպաւոր , իրը սոթ մզոն ի ինթէհէմէ գետ հարաւա- յին արեւմուտք : Գեդովը է նաև ա- նուն մարգոյ , Ա Մնաց . Ը . 31 . Ժ . 37 :

Գերացիք , առ Գեր : Գերաւմանի , անաւլ Անոյ , պարտէզ կամ ծառաստան հովտի մէջ առ- ասորուով լըրին Զեթենեաց , հան- գետ Երաւանազելի , ուր երբեմն կ'ա- նանձնանար Գրիստոս , և ուր կրեց մահուան տաղնապը և մանաւեցաւ



ԳԵՐԱԵՆՄԱՆԻ ՆԻ ԼԵԱՐՆ ՇԻԹԵՆԵԱԾ

Ի ՅՈՒԳԱՅԵ, Մատթ. իջ. 36-57. Հաս հին աւանդութեան գեթենեմանի էր մօտ ի սարուս Զիթենեաց լեբին, յայնկայս հեղեղասին կեդունի. Այս աեղը որ զարդիս քարե որմով փակուած է թերես կը զառւնակէ հին պարաիզին մէկ մասը. Է քառակուսի, զաթոռն կանգուն լոյն և վաթոռն կանգուն երկայն, և աւնի ութ հին ձիթենի, որոց արմատներն այլեացը աեղեր գետեն դուրս կ'արձակուին, և քարակուտիք ծածկուած էն. Հսո, կամ թերես ոչ հեռի առափ, կրեց մեր Տէրն այն ահաւոր տագնապը և արեան քրոնից թափեց իւր քաւիչ մահուանը մօտ, և հսո խորին հպատակութեամբ ազօթելվ որ անցնի իրէ բաժակը՝ վերջացուց իւր ազօթը ոս խօսերով. “Բայց չէ թէ իմ կամքն՝ հապս քուկդ թող ըլլայ”, Այս պարտէցն գիւրաւ աեսաւ ամբոխին “Զահէրով ու լապաերներով” նրուսազեմի գուռնէն կլլէլ և Յուգայիւ հանգերձ աճապարանքը գալը զթիուս ըանելու. Նրուսազեմի ոյցելութիւն ընող ամէն նանապարհորդ նախ այս աեղը կը փնտուէ, և քան ուրիշ աեղը աեղեր հսո աւելի երկար.

Կը թոյ յառաջ քան զդառնալն ի հոյրենիս իւր. Գերքոփեր, Զարուղոնի երկրին մէջ, էր աեղի ծննդեան Յալսանու, Դ Թագ. ԺԴ. 25. Էր մօտ ի Սեպուրիս, Ցիրերիս առանց ճամբուն գրոյ.

Գելմանդերլարէմ, մին յիշեանաց իսրոյելացւոց, Հովը լեռնէն Սովարու գաշտը երթալու ճամբուն վրոյ. աեղն անձանթ է, Թու. ԼԳ. 46.

Գենն, 4. մին ի չորից գետոց դրախտին, բառ սմանց՝ Երասի, Մննդ. Բ. 43. Տես իզեմ և իփրատ. 2. Ազրիք մօտ յերուսաղէմ յարեմից. Այս ազրիւրին քով օձուեցաւ Սողոմն թագաւոր, Դ Թագ. Ա. 33, 38. Եղեկիս այս ազրիւրին վրան գոցեց, և բերաւ անոր ջուրը սորուրեկրեայ ջուղով քաղաքը, Բ Մնաց. Բ. 3, 30. ԼԳ. 44. Այս ազրիւրին աեղը սակաւին կոյ ըսկ կամ աւազան, երկը հարիւր ուր երկայն, երկու հարիւր ոսք լոյն և քան ոսք իսր, աստիճանոք յերկուին անկիւնու. Մօսերս, մինչ գետին կը փորսէր Անգղիսկան եկեղեցւոյն հիմք գնելու համար, գտնուեցաւ ահագին ջրմուղ մէ որ կը վազէ

գեղ արևելք և արևմտաք, երեսուն
ոսք իսոր գետնին մէջ, քարաշէն և
շաղախով մածեալ, և մեծաւ մա-
սամբ ապառաժի մէջ փորսած:
թերեւ այս ազրիւը կապակցու-
թիւն ունէր գեչոնի ազրեր հետ:

Գեղդրուէ, աղիս-ը հցանոս, աղն
մրանց ի հարաւյ արեւելից թեզրո-
յելի դաշտին, և ունի երկուստեք
հսկանէր որ այս մեծ դաշտը կը կա-
ռեն Յորդանանու ձորին հետ: Բուռն
թեզրոյէլ Գեղեցիկ հրսիսային ա-
րեւելան հովիտն է: Հարաւային ա-
րեւելան հովման հսկաւը կը բաժնէ
զդեղրուէ ի ըլլոց Ասմարից: Գեղ-
դրուէր արեւելան մասին մէջ էր
զեղդրուէ քազաքը որմէ առած է լեռն
իւր անսունը, և որ հրմա կը հօսուի
ձեւլոն: Այս տեղին մօտ Սաւուզ
և Յովաթան յաղթուեցան ֆղշա-
ցիներէն և մեռան, Ա. Թագ. 1. Բ. 4.
Լ. Ա. Գեղդրուէ հրմա չոր և ամսոյի
լեռ է, Բ. Թագ. Ա. 6, 21: Ենդովր
կոյ ի հրսիսոյ, և թեթօնն յարե-
ւելից Գեղդրուայ:

Գեղեցիկ նաւահամգիստ, ծովա-
ծոց գորը, մօտ ի քազաքն Ղասեա,
Կրետէի հարաւային եղերին մէջտե-
ղը: Պօզոս, յերթալն ի շովոմ, ու-
ղեց այս նաւահամգիստը ձմել ել,
Գործ. Ի. Ե. 8: Ղասավարք նախա-
մեծար համարեցան զփհնիքի, իրեն
աւելի անքոյթ, և այս պատճուառ
երեցաւ նաւը: Այս ծովածոցը տա-
կաւին կը պահէ իւր հին անունը:

Գեղսն, սոսոր, քազաք Յուղայ,
Ցես. ԺԵ. 51, ուր կը բնակէր Արի-
ափիէլ, Դաւթի իսրոհրականը, որ
յետ մասնակցելից Դաւթի գէմ ե-
ղած ապստամբութեան, տեսներով
որ իւր իսրոհրագը մերժուեցաւ յԱ-
րիսողնոյ, կախեց զի՞նք, Բ. Թագ. ·
ԺԵ. 12. ԺԵ. 23:

Գենենեսարէր, կը կարծուի աղա-
ւազեալն Քեներէթ բառին զոր տես:
“Գենենեսարէթի երկիրը,” Մատթ.
Ժ. 34. Մարկ. Զ. 53, էր փոքր
երկիր իրը երկը կամ չորս մզոն եր-
կայն Գալիլեայի ծովուն արևմտեան
եղերքը: Ալրուն և վերջին աստիճան
պազարէր գաւառ էր: Հաւահակա-
նապէս այս երկիրն մէջ էր կափառ-
նայում և բեթսպիդա Գալիլեացւոց,

տեղիք որոց ստեղ այցելութիւն կ'ը-
նէր մեր Տէրը: Տես Մով 4:
Գեսամ, անչու, Արարացի սմբ որ
հակառակորդ եղաւ Ասունծոյ գոր-
ծին առ Նէւմեաւ, ծաղրելով և
նենդութիւն նրաթերվ, Նէւմ. Բ.
19. Զ. 4-9, իրը 445 ին նախ քան
դիմ:

Գեսամ, անսւն Եղիպատրուց երկ-
րին այն մասին ուր բնակեցան իս-
րայելացիք Յակոբոյ ժամանակէն
մինչեւ Մովսիսի ժամանակ: Գեսամ
էր հաւանականապէս յարեւելց Գե-
ղուսեան բազկին Նեղոսի, գեղ Ա-
րարիա: Տես Եղիպատրու: Թուիք թէ
կը հասնէր մինչեւ Նեղոս, Ել. Ա.
22. Բ. 3, քանզի Հրեայք առատ
ձուկ կ'ուտէին, թոււ: ԺԱ. 5, և
արուեստիւ կ'ոսոցէին իրենց երկիրը,
Բ. Օր. ԺԱ. 10: Գեսամ մօտ էր Հե-
ղիպատրու և Ռամէս քազաքներուն,
և ոչ հետի ի մայրաքաղաքէն Եղիպ-
տոսի, Մնադ. ԽԵ. 10. ԽԵ. 11. Ել.
-մի: Եղիպատրու երկիրն լաւագոյն
մասերէն մին էր, գեթ Եղրայեցւոց
հաւար որ հովիւ էին, Ծննդ. ԽԶ.
34, և անտարակյս աւելի ջրարրի
և պաղաքեր էր անատեն քան հրմա:
ի Գեսամ բազմացան և բարգաւա-
ճեցան Հրեայք, Մնադ. ԽԵ. 27, և
հոն չարաշար նեղուեցան, բայց և
այնպէս չժմացուեցան Ասունծում,
ԽԵ. Ղ. 22. Թ. 26: Եղիպատրուներէն
և շատեր կը բնակէին Հրեւել մէջ
և անոնց բոլորտիքը:

Գետնալարծ, սասանութեան և գը-
ղուութեան երկիր հրաբիսոյին տեղեր,
քաջ ծանօթ աշխարհի բոլոր կող-
մերը: Գետնալարծի պատճառն հա-
ւան ականապէս ներքին չերմութեան
կամ հրոյ ազգեցութեան է: Սուրբ
իիքը կը յերեն շատ երկրաշարժներ,
թու. Ժ. Գ. Թագ. Ժ. թագ. 11, 42:
Մին եղաւ Յուղայի Ոզեա թագա-
ւորին քսան և եթներորդ տարին,
և կը յեշուս Ամովսոյ Ա. 1, և Զա-
քարիայ Ժ. 5 համարներուն մէջ:
Յիշատակաց արժանի էր մանաւանդ
գետնալարծը որ պատճեցաւ ի
մահուան Փրկչին մերզ, Մատթ.
ԽԵ. 51, և որպէ համար ոմանք կը
կարծէն թէ բոլոր երկիր վրայ տա-
րածուեցաւ: Պազեստինու մէջ զի՞տ-

նաշարժ ստեղ պատահած է : 1837

ին եղաւ երկրաշարժ մը Գալիլեյի ծովուն մօտ, և Տիբերիոյ գրեթէ երրորդ մասը կործանեցաւ այս երկրաշարժէն, և Հազարաւոր մարդկէ կորեան հոն և մօտակայ քաղաքները: Երուսաղեմի քոյ դալու աղետից մէջ գետաշարժ ևս մարդարէ ացուած է, Մատթ. ի. 7, և պատմութիւնը կը հաստատէ պյու մարդարէ եւթեան ծշմարտութիւնը:

Գետանաշարժ բառը կը գործածուի առեւ փոխարեւութեամբ, ցուցնելու համար Աստվածոյ զօրութիւնն ու լը է ծինդրութիւնը, ինչպէս ի Սաղմ. Ժ. 7. Խ. 4. 2. Փ. 32, և այլուր, առեւ իրեւ նշանակ քաղաքպային: Կամ ազգային մնձամեծ ձափորդումէ եանց, Մատթ. ի. 7. 29. Ցայտ. Փ. 18.

Գետուր, Գետուրացիք, անուն դաւարի և ժաղովրդեան յլլորի: Գետուր էր յարեւեան կողման Յորդանանու, ի մէջ Բատանու, Մատթայի և Հերմոն լերան, և Երրայեցոց երկրին սահմաներուն մէջ. բայց Խորայելացիք շվանեցին այն երկրին բնակիցները, Յես. Փ. 5. Փ. 4. 13. Գետուրի բնակիչք, ինչպէս կ'երեկի, հարկատու եղան Խորայելացոց, Ա. Մնաց. Բ. 23, բայց ունեցան իրենց թագաւորները Դաւթի կանանց մին, Մատթա, Արիսովոմի մայրը, դուստր էր Գետուրի թագաւորին Խոլմի, և Արիսովոմ հոն գտաւ ապահովան յետ սպանանելոյ զԱմն, և երեք տարի Ցաց իւր հաւուն քաղ, Բ. Թատ. Գ. 3. Փ. 37. Փ. 8: Գետուր բառը կը նշանակէ կամուրջ, և այն երկրին սահմանագյութը ուր, ըստ վերոդիւր աեղեկութեան, պարաբինք դնել զԳետուր, այսինքն ի մէջ Հերմոն լերին և Տիբերիոյ ծովուն, կայ տակուին Յորդանանու վրայ հին քարերէն կամուրջ չորեքհամարեալ որ կը կոչուի Ճիզզ Ա. Էնի Եագուպ, պյախիքն, Ցակո: այ սորցոց կամուրջը՝ կ'երեկի թէ Գետուր կարեւոր տեղ էր Ընդ որ կ'անցներ Դաւթանկոս և արեւելք երթալու ճամբան:

Գետուրացիք անուումը կար նաև ժողովուրդ մը Պատմենութիւն հարաւային կողմը, մօտ առ Փղշտացիք, Յես. Փ. 2. Ա. Թատ. Ի. 8 :

Գերարա, հին քաղաք կամ տեղի Փղշտացոց ի ժամանակու Արրահամու և Խոսհակայ, Մննդ. Ժ. 19. Ի. 1. Խ. 1, 6, 17: Գերարա հեռու չէր Գաղացէ, ի հարաւայ Յուլդայի, բայց անոր ունի տեղը ճշգիւ զիտցուած չէ: Տես Բ. Մնաց. Փ. 13, 14:

Գերգեսացիքիք, Մատթ. Բ. 28. Մարմոսի և Դուկասու մէջ կը ունի Գաղարացիքիք: Տես Գաղարա: Մատթէի Աւետարանին ձեռադիր օրինակներէն ոմանք ունին Գերասացիքի: բայց Գերասա իբր քառասուն մզն հեռուէր այն տեղէն ուր Մատթէի Բ. 28 համարին մէջ պատմուած հրացքը կատարուեցաւ: Նոր խուզարկու մը գտաւ Գերգա կամ Գերաս կոչուած աւերակները Գալիկեայի ծովուն արեւելեան կողմը, և այս աւերակներն են թերեւ հին Գերգեսա քաղցին մնացորդները:



Վ. Ա. ՓՈՐ ԳԵՐԵԶՄԱՆ Ի ՊԵՏՐԱ

Գերեզման, աեղի թագման: Խրովացիք միշտ մեծ խնամ կը տանիէին իրենց մեռենիերուն թազմանը: Անոնց գերեզմաններէն շատերը վիճակոր էին, ինչպէս Սերնոյի գերեզմանի, ի. ի. Բ. 16, Յուղայի և Խարայի թագաւորաց գերեզմանները, և այն յորում դրաւեցաւ մեր Փրկիչն ի Գողգոթա: Հրեւից գերեզմաններն երբեմ գետնի տակ էին, բայց յաճախ ապառաժի մը քով, և այսպիսի գերեզմաններ շատ կը գտնուին հին քաղաքաց աւերակներուն մօտ, Դ.

Թագ. իդ. 16. եւ. իթ. 16. ձա-
նապարհորդք կը դանեն զանոնք Ա-



ԱՅԼ ԳԵՐԵԶՄԱՆ Ի ՊԵՏՄԱ

սուրոց երկրին ամէն կողմը առ ստո-
րոտով ըլլոց և յերանց. զորօրինակ
Ենովմի հարաւային կողմը, Ձիթեն-
եաց լերան արևմտեան կողմը, Տի-
բերիա, Պետրա, Բարադայի կոճին
մէջ, և Ակրայի հարաւային կողմը,



ՇԻՐԻՄ ԱՐԽՈՂՈՄՄԱՑ ԵՒ ԱՅԼ ԳԵՐԵԶՄԱՆԻ
Ի ՀԵՂԵՂԱՑԻՆ ԿԵՐՈՇԻՆ

ծովին ապառաժուառ եղերքը. Գե-
րեզմանք, ինչպէս նաև հասարակաց

գերեզմաննոցք, բնդհանրապէս քա-
ղաքաց սահմաններէն դուրս էին,
ինչպէս կը տեսնուի պյոր իսկ նախ-
նի և արդի երուսաղեմի վրայ, Դ.
Թագ. իդ. 6. իցեմ. իջ. 23. Ղ. ուկ.
է. 42. Տագ. ԺԱ. 30. Տիւ Ազեղ-
դամա: Ցուդոյի թագաւորք, գրե-
թէ բոլորը, կը թուին թաղուած
ըլլալ երուսաղեմ, Ափալ լեռը, Գ.
Թագ. թ. 10. Դ. Թագ. ԺԱ. 20. Բ.
Մշաց. ԺԶ. 14. իլ. 27. Գործ. թ.
29. Ընտանեկան գերեզմանք հասա-
րակ էին և կը պահուէին ինամով,
Մննդ. Մ. 5-13. Դաս. Ը. 32. Բ.
Թագ. թ. 32. Դ. Թագ. ԺԳ. 22. Գ.
երեզմաններուն վրայ քար գնել-
արձանագրութեամբ՝ սուրբութիւն
էր, Մննդ. Լ. 20. Դ. Թագ. իդ.
16, 17: Արքանում թաղուեցաւ ընդ
կարկառով քարանց, Բ. Թագ. ԺԲ.
17. Հին հեթանող ազգաց շատերուն
մէջ, թագաւորք կը թաղուէին մեծ
հողարլոց տակ, զինուր և զար-
ուք և ձիովք և սպասաւորներով
հանդերձ, Եղեկ. Լ. 26, 27. Կը
կարծուի թէ Եգիպտոսի բրգունք
գերեզմանք էին թագաւորաց, իւրա-
քանչիւր բուրգ ունի մի կամ երկու
սենեակ, յորց միոյն մէջ գանուած
է բուրգը շննել տուող թագաւորին
քարեղէն դադաղը:

Մարգարէից գերեզմանները պա-
հել և զարդարէլ թէպէտե բարե-
պաշտութեան գործ էր, բայց շատ
անգամ նաև կեղծաւութիւն էր.
Այլ Տէրը զՓարիսէցին կը նմանցնէ
գերեզմանաց բուելոց, որ արտաքուստ
գեղեցիկ է երկին, բայց ներքուստ
ին յափասակութեամբ և ապա-
հանութեամբ, Մատթ. իդ. 27-29.
և Լայդփուդ ցուցած է թէ ամէն
տարի, նրը ձմերուան անձրենները
կ'անցնէին, Երրոյնեցիք կը բուէին
գերեզմանները: Ղ. ուկ. Ժ. Ա. 44. Քրիս-
տոս զՓարիսէցին կը նմանցնէ ան-
յայտ գերեզմաններու, որոնց վե-
րոց մարդիկ կը պտտին առանց
գիտնալու, և այսպէս անմաքուր
կ'ըլլան յանդէտու: Կարծեցեալ
որոց գերեզմանները և ոսկինները որ-
նապաշտութեամբ պաշտել անատեն
և հիմա ևս կրապաշտութեան սո-
վորական ձեն է. և Փրկիչն մեր կ'ըսէ

իւր ժամնակին Հրեից համեր թէ իրենց հսյրերուն պէս յանցաւոր էին, Ղուկ. ԺԱ. 47, 48. Կը շինեին այն մարգարէից գերեզմանները զորս ողանած էին իրենց հսյրերը. որդւոց կեղծաւոր կռապսցութիւնն այնպէս մահացու մեղք էր ինչպէս էր անոնց հսյրերուն սպանանելն զմարդարէս: Այս մարգարէապաշտք յետ սակաւոց ի խոչ հանիլով տառուածային Մարգարէն զոր Մովկէն գուշակած էր ցուցին թէ իրենակը ևս հաւան էին իրենց հարց գործին: Առորոց երերին մէջ զարդի Դաւթի գերեզմանը Սիռոն լեռը և Աբրահամուն ի Քերոն մեծ ինամով կը պահուին: Թափուր գերեզմաններ երբեմն կը գործածուէին իրրե տեղի պապատանի և բնակութիւն աղքատաց: Ես. Կի. 4. Ղուկ. Ը. 27. Պազեստինացի հովիք տամաւին իրենց հօտեր կը հանգուցանեն այնպիսի գերեզմանաց մէջ, իրր յապահով տեղւոց, և թափառական Արարացիք անոնց մէջ կը բնակին ձմեռը: Տես թաղում:

Գերիթներ. Կ'երեկ թէ պատերազմի մէջ բռնուած գերեկ ի հնաւմն կը համարուէին մահապարտ, ուստի և քան զմահն մուռաց ահաւոր տանձնաց կը մատնուէին: Յաղթառք կը կաթէին մանոց պարանցին գրայ, Ցե. Ժ. 24, ի նշան անարգ հապատակութեան, ինչպէս կը տեսնուի Սաղմ. Ճ. 4. Այս վաճառւէին զանոնիք իրրե սարուկ, ինչպէս Յագեփ: Այս ինչէին զանոնիք, ինչպէս ըրին Փղշառացիք Սամփոսնի, և իսրայելացիք Աղոնիի հեղիկայ: Այս վարէին զանոնիք, մեր ի հանհերձից, ի պատրի իրենց յաղթահակին: Հառա անգամ նաև լարով մը չափերով գերիները, անոնց մէջն կ'ինտրէին շատերը, Բ. Թագ. Ը. 2, և կը սպաննէին, Բ. Մոնաց. Ի. 12. Այսպէս կ'ընէին երբեմն առ անգթութեան, Բ. Թագ. Ժ. 31. Ա. Մոնաց. Ի. 3. Հոռովայշիցիք երբեմն ողջ գերիները կը կապէին մեռելոց դիմականց, և կը թուուին այնպէս մեռնիլ: սովորութիւնն մը որ բացատրէ Պօղոսի աղաղակը, "լ'ոչ ինչ ինչալի մարդ եմ ես. ո՞վ զիս պիտի աղատէ աս մա-

հացու մարմնէն", Հոռով. Ե. 24: Գերութիւն: Ասուած շատ անգամ կը պատժէր Հրեից մեղքը գերութեամբ կամ սորկութեամբ, ինչպէս որ առաջ սպաննացած էր, Բ. Օր. Ի. Ա. Սակայն Հրեից առաջին գերութիւնը յորմէ ազատեց զնոսա Մովկէս, կրնայ համարուիլ մանաւանդ իրրե թոյլտուութիւն Նախախնամութեան քան պատիժ մեղաց: Դատաւորաց ժամանակ երկուտասան ցեղք վեց անգամ հպատակ եղան օստր թագաւորաց: Բայց Հրեից նամաւարագոյն գերութիւնը, կամ մանաւանդ տարագրին ի հայրենեաց, եղան իսրայելի և Յուդոյի գերութիւնն առ թագաւորոք այս երկու տէրութեանց: Նախ իսրայելըս մասին գերի տարուեցան նախքան զիր. 740 ին ի թագավթի աղասարայ, Դ. Թագ. Ժ. 29: Յեղքն որ էին յարեկելից Յորդանանու, Զարուդնի և Նեկիթաղիմայ ցեղերուն մէկ մասովը, Ես. Թ. 1, գերեցան զառաջին: Յետ քոան ամաց Սաղմանասար գերի ապրաւ իսրայելի մացեալ մառը, Դ. Թագ. Ժ. 6, և լիակեցուց զանոնիք ի հեռաւոր քաղցրու: աննոցմէ շատերը հաւանականապէս հեռու չեին կասպից ծովէն, և անոնց տեղուցեան գաղթականք ի Բարելինէ և ի Պարսկից, Դ. Թագ. Ժ. 6-24: Բայց ի մարգարէութեանց ուսնաց, Ես. Ժ. 12, 13. Երբեմ. Լ. Ա. 7-9, 16-20. Խօթ. 2. Եղեկ. Լ. Ա. 16. Ուս. Ժ. 11. Ամազ. Թ. 14. Արդ. 18, 19, պյուդքն հանդերձ, որը պյլեայլ կերպով կը մեկնուին իրրե ցուցնող անցեալ մասունի դարձ, միւստամամ հաստատութիւն բնական և բարյական կերպով, ուրիշ փառշնչութէ տասն ցեղք ամբողջ դարձան երբեկը ի Պաղեստին:

Յուդայի ընդ հանրապէս երեկ գերութիւն կը հաշուուի. 4. Ա. Յուդակիմաւ, անոր երրորդ տարին, նախ քան զիր. 606 ին, երր Դանիէլ և այլք տարուեցան Բարելոն, Դ. Թագ. Ի. Ի. 1, 2. Դան. Ա. 1: 2. Յա-գակիմայ վերջին տարին, երր Նարուգոդուսոր 3,023 Հրեայ տարաւ Բարելոն. կամ մանաւանդ առ Յո-

զատու երկիրը մինչ դան : Բազ-
գատէ թու . լ. թ. 26. 29. թ Օր. գ.
12. Սակայն բայն Գաղղագ եր ի
հարացյ Բասանու , բայց հաւանա-
կանապէս երկարին մէջանեղ առհմա-
նը ճշգիւ սրոշուած չէր . Բասան և
Գաղղագ շաս անդամ ի միտսին կը
յետուին , Եես . ԺԵ . ժ. ժ. 41 . Ժ. է.
1. 5. Դ թագ . Ժ. 33 : Գաղղագուն
մէկ մասն էր պին երկիրը որ զարդիս
կը կըսակ Պէլլատ . Գաղղեստինու-
թեղմնաւորագոյն մասերէն մին : Տես
Բայասան և Բասան :

Գաղատու լեռն, յանձնուկ մր-
տըս, էր անտարակցա պյա որ պյժմ
ձեղէլ ձեւատ կամ ձեւաւ կը կոշ-
ուի բատ Պուզբհարտայ, և որպէս բա-
տորուան է իրը երկու ժամ, կամ վեց
մինչ հեռու վասի Զերգայէ կամ
ի Յարրազիկայ դէզ ի հարաւ: Աւոք
կ'երթոյ յարեւելց յարեւուան, և
է երկայն իրը երկու ժամ ու կէս
(ութի կամ տասը մին): Այս լեռան
վրայ են ձեւատ և ձեւաւ քաղաք-
ներուն աւերակները, հաւանականա-
պէս տեղի, բատ Ռմէտէ Զ. 8, հին
Գաղատ քաղաքին, որ պյլուր կոշ-
ուած է Ռամնջիթ Գաղատ: Գա-
ղատու լեռն հարաւային կողմէն է
պյժմու Զալդ քաղաքը: Հաւանա-
կանապէս պյա լեռն վրայ էր որ
Յակով և Լաբան կանգնեցին յիշ-
տակի քարեր, Մնակ. ԼԱ. 45-48.
Տես նաև Դաս. ի. 3:

Գաղատիւ, գաւառ փոքր Ա-սից, ի հարաւոյ և յարենեւան հա-րաւոյ թիվթանից և Պափլագոնից, յարեմուից Պանոսի, ի հիւսիսոյ և յարեմեւան հիւսիսոյ կապագովկից, նշնաբէս ի հիւսիսոյ և յարենելից հիւ-սիսոյ Լիկայնից և Փափլից, Բ Տիմ. Ք. 10. Գաղատիւ անանդ ե-լած է հիմ Գաղատացիներէն, որոնց-մէ երկու ցեղ (Տրամեննէ և Ցողիս-տոբյեանք) հանդերձ կեզա ցեղով մը (Տեկասոսպացիք) գաղթեցին հոն բրեննոսի զնովով յաւարի առնելին ետքը, և խառնուելով նունի բնակ-չաց հետ, կոչուեցան Գաղատացի յշիք, նախ քան դիք. 280. Առաջ սերսնալը կը խօսէր կեզաերէն գէթ մինչեւ Ցերսնիմոսի ժամանեակ, գաղ-թականութենէն կը հարիւր տարի

եռքը . այս Ասիական Գաղատացիքը
պահէցին նաև Գաղլական ցեղին
պատերազմոց և գիւրադրդիս ընու-
թիւնը : Տես Գաղ. Ա. 6. Դ. 15.
Ե. 7. Առ Օգոստեաւ , իր 26 ին նախ
քառ զբի , Գաղատական եղաւ Հռովմէ-
ական նահանգ , և ուներ արքյան կուսա-
կալ : Գաղատական շահնաւոր էր Երկրին
պաղաբերութեան և ծագիւեան գա-
ղատականսւթեան կողմանէ : Էր
նաև նիսա գաղթականաց այլ կայլ
ազդերէ , որոց մէջ կային շատ Հըր-
եայք , և կ'երեւ թէ Պօղոս առոնցմէ
շատերը դարձուց ի Քրիստոնէութիւն ,
Ա. Կոր. Ժ. 1 : Պօղոսի առաջին այ-
ցելութիւնը եղաւ , Գործ. Ժ. 2. 6.
հաւանականապէս յամի Տն . 51-2.
քանի մը տարի եռքը եղաւ Երկրորդ
պացելութիւնը , Գործ. Ժ. 2. 28. յետ
որոյ առ Գաղատացիո թուզմը դըր-
ուած կ'երեւ : Առաջին պացելութեան
ժամանակ հրեանդ էր առաքեալը ,
բայց և այնպէս Գաղատացիք ընկա-
լան զնոս “իրեր զըրեշտակ Ասու-
ծոյ , և որտի մազը դըրեցին Աւե-
տարանը . Զօրս կամ հինգ տարի
եռքը Քրիստոնէութիւն գաղանոց
Հրեայ վարդապետք եկան անոնց մէջ :
Ասոնք չէին ընդուներ թէ Պօղոս ա-
ռաքեալ էր , շատ կարեւոր կը հա-
մարեին հրեական օրինաց համանոցին
դորձերը , և եղջրն Աւետարանը
հրեական տրարողութիւններ խառ-
նելով , մնոր հետ : Պօղոս լոելով
զայս , մնչ հաւանականապէս կո-
րցնմուն էր , յամի Տն . 51-8 . դեռց
իւր թուզմն առ Գաղատացիո :
Զայրացմանը կը յանդիմանէ իւր
որդեակիներն ի Քրիստոս անոնց այն-
պէս արտադ օտարանայրուն համար
Քրիստոսէ և ճշմարտութեան . կ'ըսէ
թէ ինչ առաքեալ է , և թէ ինչ որ
կ'սուսուցմանէր կ'ուսուցանէր իրեն
առաքեալ , վասն վի առած էր զա-
նձը նայ իսկ Քրիստոսէ . վերջապէս
զօրեղ կերպով կը հաւասակէ Քրիս-
տոսնէութեան այն մէն վարդապե-
տութիւնը , այսինքն հաւասար ար-
դարանայրու վարդապետութիւնը ,
յացնելով այս արդարութեան յա-
րաբերութիւնը մէկ կողմանէ հրեա-
կան օրինաց , և միւս կողմանէ ուռը
կետնէ վարելու հետ : Թուզմին ընդ-

հանուր նիւթը միւնյոյն է ինչ որ է Հսովմայեցոց թուղթինը, և կ'երևի թէ պյա երկու թուղթերը միւնյոյն ժամանակ դրսւած են. Գաղատից եկեղեցիները կը յիշուին եկեղեցական պատմութեան մէջ իր ին հարիւր ատրի:

Գաղգազա, թւրու- 1. աեզք հըռ-
շակաւոր ի մէջ Յօրդանանու և Ե-
րիքովի, ուր նաև բանակեցան իս-
րայելացիք Յօրդանան անցնելէն ետ-
քը, և առաջին զատիկի ըրին ի Գա-
նան, Յես. Դ. 19. Ե. 9, 10. Գաղ-
գազա տարիներով եղաւ դիմաւոր
բանակեղ իսրայելացոց, մինչ
Եթուու երիքը նուածելու զրազեալ
էր, Յես. Թ. 6. Ժ. 6, 15, 43. Յե-
տոյ շինուեցաւ հոն բանական մեծ
քաղաք մը, Յես. ԺԵ. 7, որ շատ
կողմանէ անուանի եղաւ. Հոս Շատց
զիայութեան խորանը մինչ տարուե-
ցաւ ի Սելզ. Նաև, ըստ Կարծեաց
բաղմաց, Սամուել հոս կը մատու-
ցանէր զո՞ս և կը դատէր զիսրայէլ,
և հոս զատկուցաւ Աւաւուզ. Ա.
Թագ. Ե. 16. Ժ. 8. ԺԱ. 15. ԺԳ.
7-9. ԺԵ. 33. Հաս հաստատուեցաւ
մարդարէց գորց մը, Դ Թագ. Դ.
38, բայց և պյառէս կը թուք թէ
յետոյ եղաւ կապաշտութեան կա-
յան, Ուկ. Դ. 15. ԺԲ. 12. Ամով.
Դ. 4. Ե. 5. Զարդիս հեռան անգամ
թացած չէ Գաղգազայի: Ըստ Յօվ-
ոնոսի, երկու մզոն հեռու էր Երի-
քամէ:

2. Ուրիշ Գաղգազա կար մատ Ալե-
ափարիս, Յես. ԺԲ. 23. Նէեմ.
ԺԲ. 29. Իւ թէրևս երրորդ մը կար
Եփրեմոյ լուսերն ի հիւսիսյ թէրելիք
Բ Օր. ԺԱ. 30. Դ Թագ. Բ. 4-6.
Ուզիշ չէ անոնց կարծէրը որ Անահ-
պատրիս մատ Գաղգազան կը համա-
րին գատաւորանիստ տեղի Սամուե-
լի, և մարդարէց գորցներէն մին:

Գաղփան, անթիշիւտասս էր Ա-
քայից, առ կըդիս կայսերաւ,
Պօղոսի ժամանակ, Գործ. ԺԲ. 12-17.
և էր երէց եղրայր Սենեկոյի իմաս-
տասիրին, որ կը նէսարագրէ զԳաղփան
իրէն յետին աստիճան մարդատէր և
արդարատէր: Անոր բուն նիստն էր
կորնթոս, և երբ կորնթացի Հրեայք
ամրուի յարուցին Պօղոսի գէմ և

մէգձգեցին զանի յատեան, Գաղփան
յուղեց անսալ անոնց աղմկալի և ա-
նիրաւ պահանջանաց: Յնչեք որ ա-
ռաջիկայ էին, ուրախ եղան որ հա-
լածիչ Հրեայք մերժուեցան, և էյ-
նալով Սոսիթնէսի վրայ որ դլուի
էր ամբոխին, ծեծեցին զանի. Փոխա-
րձելու եղանակ մը՝ զըր Պաղիսն
թոյց առաւծ ըլլալու չէր: Խոր Եղրո-
ըլ Սենեկոյի պէս նաև Գաղփան ոպա-
նուեցաւ հրամանաւ Ներսի:

Գամանցացիք: Այս բառը գոր-
ծածուած է ի Սուրբ Գիրս, Եղեկ.
Իէ. 44, իրեւ անսւն ժողովրդեան,
բայց կը նշանակէ մանաւանդ քաջ
և պատերազմնոց:

Գամանցիէլ, անուանի Փարիսեցի
Պօղոսի ժամանակ, վարդապետ
օրինաց և անդամ Ամենարինին: Ունէր մեծ ազգեցութիւն Հրէից մէջ
և ըստ սմանց կըսուի թէ էր նախա-
գահ Ամենարինին առ Տիրերեւու,
կայիսուի և կղոգեաւ: Թաւմոււ-
եանք կ'ըսէն թէ Գամանցիէլ որդի էր
բարրի Ամսնին և թոռն միծանուն
օրէնոգէտին Հիլելի, և թէ յետ
մահան Գամանցիէլ շիշաւ Ամսի-
տական օրինաց փառքը: Գամանցիէլ
վեհանձն բարեխօսութիւնը Ամենարի-
նին մէջ ֆրկեց առարելանէրը վա-
տանուն մահօւանէ, և ցուցուց թէ
Գամանցիէլ ունէր արդարի մեծ ի-
մասաւութիւն և էր բարեկամ կրօ-
նական ազատութեան, և թէ չէր
սաստիկ միաեալ Աւետարանին,
Որոք. Ե. 33-40. Պօղոս առայեաւ
մեծ պատի կը համարի իրեն որ ա-
շակերտ էր Գամանցիէլի, Գործ. ԻԲ.
3, և աարակցս չկայ թէ Պօղոս
անկէ սորված էր ոչ միայն սաստիկ
հախանձաւորութիւն Հրէական օրի-
նաց համար, ոյլէ անկեղծութիւն,
անկողմանակալութիւն և ազատափ-
րութիւն: Սակայն աւանդութիւնը
թէ Գամանցիէլ ընդունեց Գրիսո-
նեւութիւնը, չի համաժայիր պյա-
րած համբաւոյն զըր վայելած է
Գամանցիէլ ի մէջ բարունեաց յետին
գտրուց:

Գամարիա, 1. որդի Սափանոյց
գորի ասճարին առ Յօվակիմաւ:
Գամարիայի սենեկին մէջ կարգաց
բարուք մեծաձայն Երեմայի մար-

գարէւոթիւնները, և Գամարիս էր որ ուրիշներուն չետ ջնաց և երկրորդ անդամ կարգացուց յիշեալ մարգարեւթիւններն աւելի մեծ քաղմական առջեւ, և ըբրու առօնը կարդալ թագաւորին որ պյուել տուաւ զայն, Երեմ. լ. Զ. :

2. Քեղկեսյ որդի որյա ձեռամբ Եղիկիս թագաւորը զրկեց Տարկը Բաբելոն առ Նարուգագոնոսոր: Գամարիս առարաւ նահ նամակ մը ուր իրեմիս կը զդուշացնէր զգերեալ Հրեայս սոու մարգարէններէ որ անհեց արագ պատասխթիւն կը խոսանացին, Երեմ. իթ. 3, 4:

Գայի, թագաւորանիստ քաղաք Քանանացւոց, յարեւելց Բեթելց, Արրահամ անդամ մը Գայիի մօտ բնակեցաւ և շինեց սեղան, Ծննդ. Ժթ. 8. Ժդ. 3: Նշանաւոր է Գայի, վասն զի հոն յազթուեցաւ Յեսոս Աբբարայ պատճառաւ, և ապս յազթեց, Եթո. Ե. 2-5. Ը. 4-29. Այս քաղքին աւերակաց վրոյ կը խօսին հւաերիս և Յերոնիմոս, բայց անսր աեզը գեռ ճշդիւ գիտցուած յէ:



Գայլ, գազան անագորյն, շան անսակէն: Արդարէ կը նմանի ճշշդ շան, քանի մը թեթէ ասարեառթեամբ միայն կ'որոշուի շանէն: Գայլք երրէք չեն հաշեր, ոյլ միշտ կ'ունանի Գայլն անդութ է բայց երիշտու. կը փափէի մարդէ, ևթէ շատ անծիչ: Երբ շատ կ'անօթենան գայլք, իմբովն կու դան գիւղեր գիշերայն, և կը պատառեն զով որ կը գտնեն, Երեմ. Ե. 6. Եղեկ. իթ. 27. Ամբ. Ա. 8: Են արտառուն, բաւական զօրաւոր՝ ոչիսր մը սոիքաւ տանելը, և հասարակ շաներու կը յազ-

թեն: Սասարկ ձմեռներ գայլերը մեծ խոսմբ եր կը ազգմն, սոսկալ ոռնալու ձայներով կու գան և ահարին աւերումներ կ ընեն: Սոսկալի են մահաւանդ հսկիւներու, վասն զի սխարիներուն տիգարութիւննը և երկառառութիւնը նշաւածի կ'ընէ զանոնք գիրաւա սրս ըլլալու գովազ, Ղուկ. Ժ. 3. Ցովէ. Ժ. 12: Այսպէս հայածիք և սուա վարդապէտաց միշտ յափշտակոզ գոյլեր, եղած են քիքատասի հօտին, Մատթ. Ժ. 16. Գործ. Ի. 29: Գայլք կը գտնուին Եւրոպա, Ասիս, Ափրիկէ և Ամերիկա: Ընդհանրապէս բազմամարդ տեղերէ կը հայտնուուին գոյլէք, բայց և ոյնպէս ամէն տեղ կը գտնուին մեծամեծ անտառներու մէջ և յեռային տեղեր:

Գայիսու, 1. Մակեդնացի մը որ ընկեր եղաւ Գօդսի անոր ճանապարհորդութիւններուն մէջ, և փոքր միւս ևս պիհ սպանուէր ամբոխէն յժեխուս, Գործ. Ժթ. 29:

2. Գօդսի ձեռաք գարձած կորդեթացի մը, որ իրը հիւր պահէց եր առանք զիօդող մինչդեռ առաքեալու կ'աշխատէր կորնթոս, Հռովմ. Ժթ. 23. Ա. կոր. Ա. 14:

3. Դիբրացի մը, որ Գօդսի յարեցաւ կորնթոսէ, առաքելոյն վերջին ճամբ որդութեան առենն յԵրուսաղէմ, Գործ. Ի. 4:

Յայշանու երրորդ թուղթն ուղղուած է առ սիրեցեալն Գայիոս: որյ հիւրասւէր բարքը շատ կը յարմարի երկրորդին որ յիշուեցաւ: Գայիս անսանը սսփրական էր մանաւանդ այս տեղերն ուր Հռովմայեցիք կը բնակէին: բայց և ոյնպէս Սուրբ Գրոց մէջ երկու կամ երկը անձիկէ միայն յիշաւած են այս անսամբը:

Գուլզակուրին: Արևելիսան աղգերը սիրոց են ըզձութեան, հմայից, երազահանութեան և գուշակութեան: Երբ Մովսէ կը հրատարակէր օրէնքը, վերջոյիշեալ միտումը շատուոց հասարակ էր Եղիպտոսի և մօտակայ երկիրներուն մէջ, և իսրայելացւոց այս միտումը խափանելու համար խօսիւ արգելուեցաւ անոնց դիւթերու, գնուկներու, իզձերս և երազահաններու երթալ, և փոխանուկ ոյնը Աստուած խօստացաւ անսոց

տալ մարգարեւթեան ճշմարիտ ո-
գին որ յանչունս գերազանց է քան
զկախարգութեան ոգին, Ել. ԻԲ.
18. Ղեա. ԺԹ. 26. 31. Ի. 27. Ա-
նահը որ կը պահեին գիւղութեան
կամ ըզձաւթեան ոգի ունենալ կը
քորիսուէին, Բ Օր. ԺԹ. 9-12. և
մարգարեւթեանց մէջ ստէպ և
սասահիկ մեղադրութիւններ կան առ
կախարդու գիմնղեներու, ինչպէս նաև
ուռւա մարգարէից գէմ որ կը խարէ-
ին ժողովուրդը, Ես. Ը. 19. ԽԵ.
11-14. Եղիկ. ԺԳ. 6-9. Այս սնա-
պաշտութիւնները նորէն զօրացան
Քուզգէացոց հետ յարարերութենէ
առ վերջին թագաւորք Յուղոյի, և
հարելունի գերութեան ասենր, Դ
Թագ. ԻԵ. Բ. Բ Մնաց. ԼԳ. 6.
Տես Մըզգարիւմ, Մըզգեր.

Գուշակութիւնը քանի մը տեսակ
Էր. Հրով, Հրով, Հողով և օգով:
Գուշակութիւն կ'ըլլոր նաև հաւե-
րու թռիչէն, ոււմարք, երազը,
նետիւք, ամպերէ, զսէրու փորո-
տիբէն, և որպէս թէ ոգիններու հետ
խօսելով, այլովքն հանգերձ, Եզեկ. ԻԱ. 21.

Գաւանուկ, ոչխարին ճազը, նաև
ուլ, այսինքն այծի ձադ, Ել. ԺԹ.
5. Քրիստոս է գառն Աստուծոյ,
Յագ. Ա. 29, վասն զի մարգոց մեղ-
քին համար ընդունելի զա՞ն է: Հին
կատակարանին զսէրն էին օրինակ
կամ ստուեր ոչ միայն Քրիստոսի
քաւիչ մահութեան, այլև անոր անա-
րաս սրբութեան, այլև անդմագարձ
հեղութեանը, Ես. ՄՊ. 4-9. Յայ-
նութեան մէջ կը նկարագրուի, Ե.
6. ԺԹ. 11, նոյն իսկ յերկինս իրեն
զոհէլի գոռոն: Տես և Զատիկ և Զնի:

Գասիօն-Գարեր, ո՞ւ հոյոյ, քա-
զոք կարմիր ծովուն արեկելեան ծոցին
հիւսիսային ծայրը, մատ յԵլաթ: իսրայելացիք հոս կեցան Եղիպսոսուէ
ի Քանան ճանապարհորդութեան
վերջին աարին, ԹԹու. ԼԳ. 35. Բ Օր.
Բ. 8: Այս նաւահանգստին մէջ
պտտարսուեց Սովոմնն իւր նաւա-
տորմիզը որ պիտի երթար Ոփիք, Գ
Թագ. Թ. 26: Նաև Յովսափառու-
ոյնգունակ մէկ փարձը չյաջողեցաւ
Գ Թագ. ԻԲ. 49. Բ Մնաց. Ի. 36:
Տես Ելար և Ելք:

Գարի: Գարին կը յանուէր ի Գա-
ղեստին յաշնան, և կը հնձուէր
տարնան, պարինքն զատկին: Երբա-
յեցիք յաճախ կը գործածէին գա-
րիչաց, Բ Թագ. Ժ. 28. Դ Թագ.
Դ. 42. Յագ. Զ. 9: Գարին կը տր-
ուէր նաև ստէպ ի կերտակար անաս-
նաց, Դ Թագ. Դ. 28:

Գարիզին, լեռուն յերկրին նիփե-
մոյ: Այս լեռան և կերպազի մէջտեղ
էր քողովն Ախուքեմ, Դատ. Թ. 7: Աշ-
խարհէ քիչ անդամ տեսած է աւելի
ահաւոր անսիլ, քան երբ խարոյե-
լացիք, զիտանան նուածելէն ետքը,
կանչուեցան յիշեալ տեղը, և վեց
ծեղ կեցան Գարիզին լեռան վրայ
օրհնութիւն կարդալ անոնց որ պիտի
պահէին Աստուծոյ օրէնքը, և միւս
վեց ծեղը կերպազ լեռան վրայ, անէծք
կարգալ անոնց որ պիտի չպահէին
այն օրէնքը, մինչ ըստոր ժողովուրդը
միարերան կ'ըսէր, Անս, Բ Օր. ԺԱ.
29. ԽԵ. 12-26. ԻԵ. Տես տեսարան
ի Ախուքեմ:

Գաւազան, ծառի մը բռնէն ե-
լած սոս, Մնագ. Լ. 37: Կը նշա-
նակի նաև ցուոց զըր կը գործածնն
ճանապարհորդք, Ես. Գ. 4, և հս-
փիք, Ղեա. ԽԵ. 32. Զաք. ԺԱ.
10-14, Երբեմ ևս կը ցուցնէ պատ-
ժայ գործիք, Առակ. ԻԳ. 13. ԻԹ.
15, գարձեալ արբունի գաւազան,
Խոթ. Ը. 4. Ես. ԺԴ. 5, նաև իրրե-
նշանակ իշխանութեան, Սազմ. Բ.
9, և իրրեն նեցուկ, Սազմ. ԻԳ. 4:
“Գաւազանին տակէն անցնիլ”,
Եղիկ. Ի. 37, խօսքը կ'ակնարկէ
կերպը սրով Հրեայք իրենց գառանց
տասանորդը կը զատէին, Ղեա. ԽԵ.
32: Զատելով գառնուկներն իրենց
մայրերէն, կը տակէին զանոնք գոսի
մը մէջ ընդ որ գուրս ելելու նեղ
անցք մը միայն կար, և մայրերը կը
գնէին պյն անցքին առջելը, Երբ
անցքին գուրս կը բացուէր, զառ-
նուկները կը փոթային գալ իրենց
մայրերուն բով, և մարդ մը անցքին
բերանը կնալազվ, կարմազ եղի մէջ
միուած գաւազանի մը ծայրը կը
դպցնէր ամէն տասը գառնուկէն մէ-
կուն, և պյուտէ կարմիր նշան մը
կ'ընէր անոր վրայ ըսելով. “Ասոր-
ըլլոյ բասանորդէ համար”:

Գաւկիր, շրուրջ գակեալ տեղի, կամ բակ արենելեան տանց մէջ, թ թագ. ժի. 18. Տ-ն էն հո- տին ան ասեան բարախ մէջ: Նաև զիզոյութեան խորանն ուներ գաւկիր: Արեւելան տուեները շինուած են ի ձեւ մէջուեղը պարապ քառակուսի գաւթի մը բարդութիւնը: Տես Տաւ:

Գերազ, 1. առ Հռովմայեցւովք դաւառ Եգովմայեցւոց երկրին, զարդիս կը կոչուի նաև ձեղուլ որ կը նշանակէ լըրինք: Հիւսիսային մասն է լըրաց շիթային որ քերի զարեւեան կողմամբ կը Արագայ կոչուած մէծ հօվանն, որ Մեռեալ ծովին սկսելով կ'երթայ մինչ կարմիր ծովուան նշանեան կոչուած ծոցը, Սազմ. ԶԳ. 7.

2. Պէտրուդի հիւսիսային կողմը գիրամիկէ նաւահանգիստ և գաւառոր ի թաւաց կը կոչուէր Բիրդոս, զարդիս կը կոչուի ձեղուլի: Բնակիչներն են 2,000: Նախնի բնակիչք կը կոչուէին Գերազացիք: Ասոնց երկիրը և բոլոր կերանան Խորայելացիք արուած էր, բայց Խորայելացիք չկըրցուա նուաննել զայն, Յես. ԺԳ. 5: Գերազ կարեւոր տեղ էր, Եղեկ. Իի. 9, ուր և կը պաշտուէր թամուզ աստուածը:

3. Բ. Օր. Իի. 4. Մեառ Եփրեմայ երկրին մէջ, յանդիման Գարիգին լիրին որմէ բաժնուած է Գերազ իր վեց հարիւր կանկուն լոյն և երեք մոլոն երկայն հովտիւ յորում էր Անեքմ բազարը: Երկու լեռներն աւ գրիթէ միմայն երկոյնութիւնը, բարձրութիւնը և ձեռ ունին, և տնանց բարձրութիւնը չի կարծուիր աւելի քան եօթն հարիւր և յիսուն կամ ութ հարիւր ոսք վեր ծափուն երեսէն: Գերազ լեռան ամակոզ, և Գարիգին ձախկողմն կ'ինայ անոնց որ Երսուազմէ գալով կը դաշնան որ անցնին հիւսիսային արևմտեան հովիտը յարենանից Անեքմայ: Ումանկը կ'ըսնեն թէ անիծից լիւր, Գերազ, ամուլ և ամսյի է, իսկ Գարիգին զուարճ և պազարէր, բայց զարդիս քիչ սարբերաթիւն կոյ այս երկու լիրանց իրարու նայող կոզմերը որ հաւասարապէս սեպացնեալ և աներեն: Սակայն կ'ըսուի թէ Գարիգին


լերան եակի կոզմն աւելի բարերերէ, և և լեռը քիչ մը աւելի բարձր է քան զիւրաց, Գերազ լեռան սառասուը շատ գեւանափոր գերեզմաններ կան: Տես Գարիգին, Սիւլքնմ:

Գեգեսն, կամ Յերարտապ, այցեւոր, ի ցեղէն Մանատէի, քաջ և զգոն դասաւոր Խրոսյելացւոց, մանաւանգ արենելեան և հրափայլին ցեղից, նաև քան զիթ. 1249 էն մինչ 1209, կը բնակիէր Եփրա, յարեւելից բարգանանու, երկիր մը որպէս վերոյ կը յարձակէին սուէպ արեւելեան սահմանակից թափառական ցեղի հնձոց ժամանակ: Խոր ժաղգվարդը ուղատելու համար կոչուեցաւ Առաւուծմէ, և երկնաւոր նշաններէ բաջալերուելով յաղթեց Մադիանացւոց, և պատճառ եղաւ որ Խրոսյելացիք շատ տարիներ բնակեցան յարացնութիւն սուտամը: Ապստամբ քաղաքները Անկովիթ և Բանուել, և Զերէէ և Սարմանան եղրպայրասպանները պատճելը, Եփրեմեանց նախանձը ցածուցանելը, և չուղելն ընդունել թագը զըր Հրեայք կը մատուցանէին, կը ցուցնեն թէ Գեգեսն էր մին յշնաիր դատաւորաց Խորայելի: Սակայն սուկեզէն եփուար շենելով մեզ ինկաւ, քանզի այս եփուար որ յիշաւակ էր այն հրաշալի յազմթութեան զըր Աստուած գործնէց գետէնի ձեռք երկար ժամանակ պաշտուեցաւ իրեր կուռք, Դատ. Զ.-Ը. Ա. Թագ. ԺԲ. 41: Երբ. ԺԱ. 32:

Գեզավը, Յուղոյի իրանց մէջ քաղաք, որոյ մատերը կոյին պարարտ արօնաներ: Այս քաղաքն ի սկզբան Ամազեկացւոց ձեռքն էր, Ա. Մնաց. Դ. 39. ԺԲ. 7. Յես. ԺԵ. 58: Զարդիս կը կոչուի ձետուր, իրը ութմղն ի բնթէնէմէ գեպ հարաւայի արեւմուտք: Գեգովը է նաև անուն մարդոյ, Ա. Մնաց. Ը. 31. Ք. 37:

Գերացիք, աես Գեր:

Գերասեմանի, Լոււլյին, պարտէզ կամ ծառաստան հովտի մէջ առասորսով լըրինն Զիթենեաց, հանգէպ Երսուազմէր, ուր երբեմ կ'առանձնանար գրիսասոս, և ուր կ'եց մահսւան տագնապը և մանաւեցաւ



ԴԵԹՍՆՄԱՆ ԵՒ ԼԵԱԼԻ ՇԻԹԵՆԱԱԾ

ի ՅՈՒԳԱՅԵ, Մատթ. իջ. 36-57. Բայ հին աւանդութեան գեթսեմանի էր մօտ ի ստորոտ Զիթենեաց լերին, յայնկըս հեղեղատին կեդրսնի. Այն տեղը որ զարդիս քարէ որմով փակուած է՝ թերեւ կը պարունակէ հին պարտիզին մէկ մասը. Է քառակուսի, վաթսուն կանգուն լոյն և վաթսուն կանգուն երկոյն, և ունի ութ հին ձիթենի, որոց արմաբներ ոյլշուլ տեղեր գետնէն դուրս կ'արձակուին, և քարակուտիք ծածկուած են. Հոս, կամ թերեւ ոչ հեռի ասոտի, կրեց մեր Տէրն այն աշաւոր տագնապը և արեան քրտինք թափեց իւր քաւիչ մահուանի մօտ, և հոս խորին հպատակութեամբ աղօթելով որ անցնի իրմէ բաժակը՝ զերջացուց իւր ազօթքը ոս խօսերով. “Բայց չէ թէ իմ կառիքո՞ հապա քուկ թազ ըլլա՞ն” Այս պարտէզին դիւրաւ տեսաւ ամբոխին “Զահէրով ու լապտերեներով ն երուսացեմի գուանէն ելլել և Ցաւդայիւ հնադերձ աճապարանոք գալը դիխուս բռնելու. Երուսաղեմի ոյց ելլսւթիւն ընող ամէն ճանապարհորդ նախ պյա տեղը կը փնտուէ, և քան ուրիշ տեղը հոս աւելի երկար

կը թայ յառաջ քան զդառնալն ի հոյրենիս իւր.

Գերքոփեր, Զարուղընի երկրին մէջ, էր տեղի ծննդեան Յովեանու, Դ Թագ. ԺԴ. 25. Էր մօտ ի Սեպիորիս, Տիբերիա տանող ճամբուն վոյ.

Գելմանդերլարէմ, մին յիշեանաց Խորայելացւոց, Հովք լեռնէն Մովարու գ աշտը երթալու ճամբուն վոյ. տեղն ահծանօթէ է, թու. Լ. 46.

Գենոն, 1. մին ի չըրից գետոց դրախտին, ըստ ոմանց՝ Երասի, Մննդ. Բ. 13. Տես Եգեմ և իշքատ.

2. Ազրիւր մօտ յիերուաղէմ յարեմակից. Այս պղրիւրին քով օծուեցաւ Աղողոմն թագաւոր, Դ Թագ. Ա. 33, 38. Եղեկիս այս պղրիւրին վրան գոյեց, և բերաւ անոր ջուրը սոսորերկրեայ ջրմղով քաղաքը, Բ Մասց. ԼԲ. 3, 30. ԼԳ. 14. Այս պղրիւրին տեղը տակաւին կայ Ընկամ աւազան, երեք հարիւր սոք երկայն, երկու հարիւր սոք լոյն և քոսն սոք խոր, աստիճանոք յերկուրին անկիւնս. Մօտերս, մինչ գետինը կը փորուէր Անդղիական եկեղեցւոյն հիմք գնելու համար, գտնուեցաւ աշագին ջրմւղ մը որ կը զազէ

գեղ արևելք և արևմտադք, երեսուն
ոսք իր գետնին մէջ, քարաշէն և
շաղախօվ մածեան, և մեծաւ մա-
սամբ ապառաժի մէջ փորուած:
Թիերս այս ազրիւըը կապակցու-
թիւն ունէր Գեհոնի ազրեր հետ:

Գեղըսէ, սպիտի հայուսո, ողն
լերանց ի հարաւայ արենից Յեղա-
յելի դաշտին, և ունի երկուստեղ
Հովեանիր որ այս մեծ դաշտը կը կա-
պեն Յորդանանու ձորին հետ: Բուռն
Յեղայով Գեղեանի հիւսիսային ա-
րենի հավատն է: Հարաւային ա-
րենի հավատն կողման հովեան կը բաժնէ
զգեցրուէ ի ըլլոց Ասմարիս: Գեղ-
ըսէր արենի հավատն մասին մէջ էր
Գեղըսէր քաղաքը որմէ առած է լեռն
իւր անունը, և որ հիմն կը հոչուի
ձեւոցն: Այս աեզին մօտ Սաւուզ
և Յովաթան յաղթուեցան Փղշա-
ցիներէն և մեռան, Ա թագ. 1. լ. 4.
Լ. Ա: Գեղըսէր հիմն չոր և ամուշի
մնա է, Բ թագ. Ա. 6, 21: Ենդուզը
կայ ի հիւսիսոյ, և թեթօնն յարե-
ւելից Գեղըսէրս:

Գեղեցիկ նաւահաճիստ, ծովա-
ծոց փոքր, մօտ ի քաղաքն Ղասեա,
կրետէի հարաւային եղերին մէշտե-
ղը: Պօզոս, յերթալի ի Հովոմ, ու-
ղեց այս նաւահաճիստը ձմել ել,
Գործ. Խ. 8: Նաւազաբը նախա-
մեծար համարեցան զփիւիկէ, իրրե-
աւելի ուղրոյթ, և այս պատճառաւ-
իրեցաւ նաւը: Այս ծովածոցը տա-
կաւին կը պահէ իւր հին անունը:

Գեղսն, սուր, քաղաք Յուղոյ,

Յես. Ժ. 51, ուր կը բնակէր Աքի-
տոփէլ, Դաւթի իսրհրդականը, որ
յետ մասնակցելից Դաւթի դէմ ե-
զած ապստամուռթեան, տեսներով
որ իւր իսրհրդու մերժուեցաւ յԱ-
րիսովոնյ, կամեց զինք, Բ թագ. Ժ.
Ժ. 12. Ժ. 23.

Գենենեսարէր, կը կարծուի ազա-
ւացեալն Գեներէթ բառին զոր տես:
“Գենենեսարէթի երկիրը,” Մատթ.
Ժ. 34. Մարկ. Զ. 53, էր փոքր
երկիր իւր երկե կամ չորս մղոն եր-
կայն Գալլիկայի ծովուն արևմտեան
եղերը: Ակրուն և մերջին ատարինան
պտղաբեր գաւառ էր: Հաւահակա-
նապէս այս երկիրն մէջ էր կափառ-
նայում և թեթսայից ա Գալլիկացւոց,

տեղիք որոց ստէու այցելութիւն կ'ը-
նէր մեր Տէրը: Տես Մավ 4:
Գեսամ, անցւ, Արարացի մօն որ
հակառակորդ եղաւ Աստուծոյ գոր-
ծին առ նէւեմեաւ, ծաղրէլով և
նէնդութիւն նիւթելով, նէւեմ. Բ.
19. Զ. 4-9, իւր 445 ին նախ քան
դիր:

Գեսամ, անուն Եղիպտացւոց երկ-
րին այն մասին ուր բնակեցան իս-
րոցյելացիք Յակոբայ ժամանակէն
մինչեւ Մովսէսի ժամանակ: Գեսամ
էր հաւանականապէս յարկե, ից Ըե-
զուսան բաղկին նեղոսի, գեւ Ա-
րարիս: Տես Եղիպտոս: Թուր թէ
կը հասնէր մինչեւ նեղոս, Ել. Ա.
22. Բ. 3, քանզի Հրեայք առաս
ձուկ կ'ուտէին, Թուր. ԺԱ. 5, և
արուեստի կ'ուողէին իրենց երկիրը:
Բ Օք. ԺԱ. 10: Գեսամ մօտ էր Հե-
ղիպոլիս և Ռամնէս քաղաքներուն,
և ոչ հետի ի մայրաքաղաքէն Եղիպ-
տոսի, Մննդ. Խ. 10. Խ. 11. Ել.
Շ.-ՓԲ: Եղիպտոսի երկրին լաւաց զնի
մասերէն մին լը, գեթ Եղրոցյեցւոց
համար որ հովիւ էին, նննդ. Խ. Զ.
34, և անտարակյու աւելի Հրարրի
և պաղարեր էր անհատէն քան հիմն:
Ի Գեսամ բաղմացան և բարգաւա-
ճեցան Հրեայք, Մննդ. Խ. 27, և
հօն շարաշար նեղուեցան, բայց և
ոյնպէս չմասցուեցան Աստուծէն,
Խ. լ. 22. Թ. 26: Եղիպտացիներէն
և շատեր կը բնակէին Հրէից մէջ
և անոնց ըլլոցտիքը:

Գետնալարծ, ստուանում և գը-
ղոդում երկրի հրարիային տեղեր,
քաջ ծանօթ աշխարհի բոլոր կող-
մբը: Գետնաշարժի պատճառն հա-
ւահաճիստապէս ներքին ներմութեան
կամ հրց ազգեցութիւնն է: Սուրբ
իիրէց կը յիշն շատ երկրաշարժներ,
Թուր. Ժ. Գ թագ. Ժ. թ. 11, 12:
Մին եղաւ Յուղոյի Ողեա թագա-
ւորին քսոն և եթեներորդ տարին,
և կը յիշուի Ամասոյ Ա. 4, և Զա-
քարիսոյ Ժ. 5 համարներուն մէջ:
Յիշատակաց արժանի էր մանաւանդ
գետնաշարժը որ պատճեցաւ ի
մահուան Փրկչն մերց, Մատթ.
Խ. 51, և որոյ համար ոմանք կը
կարծէն թէ բոլոր երկրի վրայ տո-
րածուեցաւ: Պաղեստինու մէջ զին-

Նաշարժ ստեղ պատոհած է : 1837
ին եղաւ երկրաշրժ մը Գալիքեայի
ծովուն մօտ, և Տիբերիոյ գրեթէ
երրորդ մասը կործանեցաւ այս երկ-
րաշարժէն, և Հազարաւոր մարդիկ
կորհան հնո՞ւ և մօտակայ քաղաքները:
Երուսաղեմի վրայ դալու աղետից
մէջ գետնաշարժ ևո մարդարկեց-
ուած է, Մատթ . Ի. 7, և պատ-
մաթիւնը կը հաստատէ այս մարդա-
րէւթեան նշարտութիւնը :

Գետնաշարժ բառը կը գործածուի
նաև փոխակերութեամբ, ցուցնելու
համար Առութեոյ զօրութիւնն ու
վեկժինդրութիւնը, ինչպէս ի Ասզմ.
Ժ. 7. Խօ. 2. Ճ. 32, և այլուր,
նաև իրբե նշանակ քաղաքային, կամ
ազգային մեծամեծ ձափորդուխ եւոնց,
Մատթ . Ի. 7, 29. Յայտ . Ժ. 48.

Գետուր, Գետուրացիք, անուն
դաւարի և ժողովրդեան ԱԱսորիս:
Գետուր էր յարեկեան կողման Յորդան-
Բանանու, ի մէջ Բասանու, Մատ-
թայի և Հերմին լրաս, և Երրայեց-
ուց երկրին սահմաններուն մէջ. բայց
Խորայիւցիք շվանեցին այն երկրին
ընակիշները, Յեռ . Ժ. 5. Ժ. 4. 13.
Գետուրի բնակիչք, ինչպէս կ'երեկ,
հարկատու եղան Խորայիւցուց, Ա
Մինաց . Բ. 23, բայց ունեցան իրենց
թագաւորները Դաւթի կանանց մին,
Մատթա, Արիսողոմի մայրը, դաւատը
էր Գետուրի թագաւորին Թոլմիի, և
Արիսողոմ հնո՞ւ գտաւ պատասխան յետ
սպանանելոյ զԱմոն, և երկը տարի
մնաց իւր հաւուն քով, և Թագ . Գ.
3. Ժ. 37. Ժ. 8. Գետուր բառը
կը նշանակէ կամուրջ, և այն երկրին
սահմանագրութիւր ուր, բայց վեր-
դրեալ աեղեկութեան, պարաիք
գնել գԳետուր, այսինքն ի մէջ Հեր-
ման լըբրն և Տիբերիոյ ծովուն, կոյ
առակալին Յորդանանու վրայ հին
քարեղէն, կամուրջ չորեկամրեալ
որ կը կոչուի ձեզը Անի Սագուպ,
պայինքն, Ցակորյայ որդւուց կամուրջը.
կ'երեկի թէ Գետուր կարեոր տեղ էր
ընդ որ կ'անցնէր Դամասկոս և արե-
ւելք Երթալու ճամրան :

Գետուրացիք անուամբ կար նաև
ժողովոյ բգ. մը Պաղեռուին Հարաւա-
յին կողմը, մօտ առ Փղշացիս, Յեռ .
Ժ. 2. Ա Թագ . Ի. 8 :

Գերարա, հին քաղաք կամ տեղի
փղշացիս ի ժամանակու Արրահա-
մու և խահակայ, Մննդ. Ժ. 19.
Ի. 1. Խ. 1, 6, 17: Գերարա հեռու
չէր Գաղայէ, ի հարաւայ Յուդայի,
բայց անոր րուն տեղը ճշգիւ գիտ-
ցուած չէ: Տես Բ Մինաց . Ժ. 13, 14:

Գերգետացիք, Մատթ . Ը. 28.
Մարկոսի և Ղուկասու մէջ կը կոչ-
ուին Գաղարացիք: Տես Գաղարա:
Մատթէի Աւետարանին ձեռագիր
օրինակներն ոմանիք ունին Գերասա-
ցի . բայց Գերասաս իրը քառասուն
մղոն հեռու էր այն տեղէն ուր Մատ-
թէի Ը. 28 համարին մէջ պատմուած
հրացքը կատարուեցաւ: Նոր խո-
զարկու մը գտաւ Գերզա կամ Գեր-
սակոյւած աւերակները Գաղիլեայի
ծովուն արեկեան կողմը, և այս ա-
ւերակներն են թերեւ հին Գերգետա-
քաղաքին մնացորդները:



ՎԱՄԱՓՈՐ ԳԵՐԵԶՄԱՆ Ի ՊԵՏՐԱ

Գերեզման, աեղի թագման : Եր-
րայեցիք միշտ մեծ ինամս կը տանէին
իրենց մեռելիներուն թազմանը: Ա-
նոնց գերեզմաններէն շատերը վիմա-
փոր էին, ինչպէս Սերնայի գերեզ-
մանը, իս . Ի. 16, Յուդայի և Կո-
րայիկի թագաւորաց գերեզմանները,
և այն յորում գրուեցաւ մեր Փրկին
ի Գողգօթա: Հրէից գերեզմաններն
երբեմն գետնի տակ էին, բայց յա-
ճախ պատաժի մը քով, և այսպիսի
գերեզմաններ շատ կը գտնուին հին
քաղաքաց աւերակներուն մօտ, Դ

Թագ. իդ. 16. և . իթ. 16. ձա-
նապարհորդք կր գտնեն զանոնք Ա-



ԱՅԼ ԳԵՐԵԶՄԱՆ Ի ՊԵՏԱԿ

սորոց երկրին ամէն կողմը առ ստո-
րոտով բլրոց և լեռանց . զորօրինակ
ինովմի հարաւային կողմը , Զիթեն-
եաց լեռան արևմտեան կողմը , Տի-
բերիա , Գեարա , Բարադայի կոճին
մէջ , և Ակրոյի հարաւային կողմը ,



ՇԻՒԻՄ ԱՐԱՍՈՂՈՄԱՑ ԵԽ ԱՅԼ ԳԵՐԵԶՄԱՆԻ
Ի ՀԵՂԵՂԱՑԻՆ ԽԵՐՈՒՆԻ

ծովին ապառաժուտ եղերք . Գե-
րեզմանք , ինչպէս նաև հասարակաց

գերեզմաննոցք , բնդհանրտպէս քա-
ղուցաց սահմաններէն գուրս էին ,
ինչպէս կը տեսնուի այսօր իսկ նախ-
նի և արդի Երուսաղեմի վրայ , Դ
թագ. իդ. 6. իցեմ. իջ. 23. Ղուկ.
է. 12. Յոհ. ծԱ. 30. Տես Ազեղ-
դամա : Յուդոյի թագաւորք , գրե-
թէ բոլորը , կը թսւին թաղուած
ըլամլ երուսաղեմ , Ափալ լեռը , Գ
թագ. թ. 10. Դ թագ. ժ. 20. Բ
Մնաց . ժ. 14. իլ. 27. Գործ . թ.
29. Ծնառանեկան զերեզմանք հասա-
րակ էին և կը պահուէին ինամազ ,
Մնագ . Մ. 5-13. Գտա . լ. 32. Բ
թագ. թ. 32. Դ թագ. ժ. 22. Հ
գերեզմաններուն վրայ քար գնել
արձանագրութեամբ ու ուղրութիւն
էր , Մնագ . լ. 20. Դ թագ. իդ.
16, 17: Աբիսոլոմ թաղուեցաւ ընդ
կարկառով քարանց , Բ թագ . ժ. 17.
Հին հեթանոս ազգաց շատերուն
մէջ , թագաւորք կը թաղուէին մեծ
հողարրոց տակ , զինուր և զար-
դուք և ձիովք և սպառաւորներով
հանդերձ , եզէկ . լ. 26, 27. Կը
կարծուի թէ եգիպտոսի ըրգունք
գերեզմանք էին թագաւորաց , իւրա-
քանչիւր բուրգ ունի մի կամ երկու
սենեակ , յորոց միջն մէջ գտնուած
է բուրգը շննել տուող թագաւորին
քարեղէն դադաղը :

Մարգարէից գերեզմանները պա-
հէլ և զարդարէլ թէպէտե բարե-
պաշտութեան գործ էր , բայց շատ
անգամ նաև կեղծաւորութիւն էր .
Այր Տէրը զՓարիսէցին կը նմանցնէ
գերեզմանաց բռելցց , որ արտաքուատ
գեղցիկ կերպին , բայց ներբուատ
էն յափշտակութեամբ և ապա-
կանութեամբ , Մատթ . իդ. 27-29.
և Լայդֆուդ ցուցած է թէ ամէն
տարի , երբ ձմերուան տնձերները
կ'անցնէին , Երբայեցիք կը բռէին
գերեզմանները : Ղուկ. ժ. Ա. 44. Գրիո-
սոս զՓարիսէցին կը նմանցնէ “ան-
յայտ գերեզմաններու , որոնց վե-
րաց մարդիկ կը պատին առանց
գիտնալու , և պյազէս անմաքուր
կ'ըլլան յանդէտա : Կարծեցեալ
սրբոց գերեզմանները և ոսկինէրը սր-
նապաշտութեամբ պաշտել անատեն
և հիմա ևս կուտաշտութեան սո-
վորական ձեւն է . և Փրկիչն մեր կ'ըսէ

իւր ժամանակին Հրեհց համեր թէ իրենց հսյրերուն պէս յանցաւոր էին, Ղուկ. ԺԱ. 47, 48. Կը շնէին այն մարգարեհց գերեզմանները զորս սպանած էին իրենց հսյրերը. որդւոց կեղծաւոր կռատսչութիւնն այնպէս մահացու մեղք էր ինչպէս էր անոնց հսյրերուն սպանանելն զմարդարէս: Այս մարգարեհապաշտք յիտ սակաւոց ի խաչ հանելով տօտուածյին Մարգարէն զոր Մովսէս գուշակած էր՝ ցուցին թէ ինքանոր և հաւան էին իրենց հարց գործին: Ասորուց երկրին մէջ զարդի Դաւթի գերեզմանը Սիոն լեռը և Արքահամուն ի Քիբրոն մէծ ինամով կը պահուին: Թափուր գերեզմաններ երբեմն կը գործածուէին իրեւ տեղի ապատանի և բնակութիւն աղքատաց, Ես. Կ. 4. Ղուկ. Ը. 27. Պաղեստինցիք հոգիք տակաւին իրենց հօտերը կը հանգուցանեն այնպիսի գերեզմանաց մէջ, իրը յապահով տեղւո՞ց, և Թափուրական Արարացիք անոնց մէջ կը բնակին ձմեռը: Տես Թաղում:

Գերիթէր: Կ'երեկ թէ պատերազմի մէջ բառուած գերիք ի հնաւմն կը համարուէին մահապարտ, տատի և քան զմահն նուազ ահաւոր առաջնաց կը մասնուէին: Յազթազք կը կոփէին մասնց պարանցին վրայ, Ես. Ժ. 24, ի նշան անրգ հապատակութեան, ինչպէս կը տեսնուի Սաղմ. Ճ. 1. Կը վաճառէին զանոնք իրեւ ստրուկ, ինչպէս Յովսէփ: Կը իւղէին զանոնք, ինչպէս ըրին Փղշատացիք Սամփոսինի, և Խարայելացիք Ալ-ոնիբէղեկայ: Կը վարէին զանոնք, մերկ ի հաներեծից, ի պատիւ իրենց յաղթանակին: Հատ անդամնաւուկ մը չափերով գերիները, անոնց մէջն կ'ընտրէին շատերը, Բ. Թագ. Ը. 2, և կը սպաննէին, Բ. Մնաց. Ի. Ե. 12. Այսպէս կ'ընէին երբեմն առ անդթութեան, Բ. Թագ. Ժ. 31. Ա. Մնաց. Ի. 3: Հառմայէցիք երբեմն ողջ գերիները կը կապէին մառելոց դիմականց, և կը թողուան այնպէս մեռիլ: սովորութիւնն որ կը բացատրէ Պօլոսի աղաղակը, “Լ'ոչ իւղալի մարդ եմ ես. ո՞վ զիս պիտի աղատէ աս մա-

հացու մարմինէն”, Հառմ. Ե. 24: Գերութիւն: Ասուած շատ անդամ կը պատժէր Հրեհց մեղքը գերութեամբ կամ ստրկութեամբ, ինչպէս որ առաջ սպանացած էր, Բ. Օր. Ի. Ա. Սակայն Հրեհց առաջին գերութիւնը յորմէ ազատեց զնոսա Մովսէս, կրնայ համարուիլ մանաւանդ իրեւ թոյլուտութիւն Նախախնամութեան քան պատիմ մեղաց: Դատաւորաց ժամանակ երկուտասան ցեղք վեց անգամ հպատակ եղան ստոր թագւորաց: Բայց Հրեհց նախաւորագոյն գերութիւնը, կամ մանաւանդ տարագրին ի հայրենեաց, եղաւ Խարայելի և Յուղայի գերութիւնն առ թագւորաց պյու երկութեանց: Նախ Խարայելը ըստ մատին գերի տարրուեցաւ նախ քան զիր. 740 ին ի թագաթիքացարայ, Դ. Թագ. Ժ. 29, Յեղքն որ էին յարեկից Յորդանանու, Զարուցնի և Նեփթաղիմայ ցեղերուն մէկ մասովը, Ես. Թ. 1, գերեցան զառաջինն: Յետ քսան ամոց Սաղմանասար գերի տարաւ Խարայելի մացեալ մաոր, Դ. Թագ. Ժ. 6, և լուսկեցուց զանոնք ի հեռաւոր քաղաքու, անոնցմէ շատերը հաւանականապէս հեռու չէին կասպից ծովէն, և անոնց տեղուց ըբրուեցան գաղթականք ի Բարելինէ և ի Պարապէց, Դ. Թագ. Ժ. 6-24: Բայց ի մարգարէութեանց ոմանց, Ես. Ժ. 12, 13. Երեմ. Լ. Ա. 7-9, 16-20. Խօթ. 2. Եղեկ. Լ. Ա. 16. Ուս. Ժ. 11. Ամուս. Թ. 14. Արդ. 18, 19, պյուգին հանդերձ, որը պյուլեսյլ կերպով կը մեկնուին իրեւ ցուցերով անցեալ կամ ապանի դարձ, միւսանամ հաստատութիւն բնական և բարզական կերպով, ուրիշ փառչ չկայ թէ տառն ցեղք ամբողջ դարձն երբէք ի Պաղեստին:

Յաղայի ընդհանրապէս երեկ գերութիւն կը հաշուուի. 4. Առ Յագակիմաւ, անոր երրորդ տարին, Նախ քան զիր. 606 ին, երբ Դանիէլ և այլք տարրուեցան Բարելին, Դ. Թագ. Ի. Դ. 1, 2. Դան. Ա. 1: 2. Յովակիմոյ վերջին տարին, երբ Նարութոգունոսը 3,023 Հրեհց տարաւ Բարելին. կամ մանաւանդ առ Ցո-

վարինաւ, երբ նոյն ինքն Յօվաքին զրկուեցաւ Բարելոն, պյոինիքն Նաբուգոդոնոսոսը եօթներորդ կամ ութերորդ տարին, նախ քան զիր. 598 ին, Դ թագ. Ի. 2. 12. Բ Մընաց. 1. 9. 8. 10. Երեմ. Մբ. 28. 3. Առ Սեղեկիաւ, նախ քան զիր. 588 ին, երբ Երուսալէմ և տաճարը քանդուեցան, և Հրէից աղնուականները և մեծագին բաներուն մեծ մասը տարուեցան ի Բարելոն, Դ թագ. Ի. Ե. Բ Մընաց. 1. 9. Եօթանասուն տարին զոր պիտի մային Հրեայք ի գերութեան, Երեմ. Ի. Ե. 11. Իթ. 10. Կը համրուին հաւանականապէս տուաջնոյ գերութեան թօւականէն, նախ քան զիր. 606. Մինչ Հրեայք Բարելոն էին, ունեին դաստաւորներ և ծերեր որ կը կառավագրէին զանոնի, և երբ վէճ կը պատահէր անոնց մէջ, վճիռ կու տային իրեր գատաւոր ըստ իւրեանց օրինաց, Դանիէլի գիրը կը ցուցնէ մեզ Հրեայ մը որ պալատին մէջ բարձր պաշտօն ունէր: Նշյապէս Եօթերոյ գիրը կը ցուցնէ թէ ազգեցութեան տէր Հրեայք որչափ շատ էին Պարսիկ տէրութեան մէջ: Մարդարէք կ'աշխատէին, ոչ ի զուր, կենդանի պահել ճշմարիտ կրօնիին ըոցը:

Վերջապէս գերութեան եօթանաներորդ տարին լրացաւ, և կիւրոս, իւր թագաւորութեան առաջին տարին ի Բարելոն, նախ քան զիր. 536, հրովարտակ հանկլով իւր բոլոր ակրութեան մէջ, հրաման տուաւ Աստուծոյ ժողովրդեան գաւանալ իրենց երկիրը, և տաճարը շնին նորէն, Եզր. Ա. 11. Իր 50,000 Հրեայ դարձան Հրէստատան, Եզր. Բ. 2. Նէեմ. Ե. 7. Այս բազմութիւնը դրաւ երկրորդ տաճարին հիմք, և շնչարք լրացաւ Դարեհ հի վեցերորդ տարին, նախ քան զիր. 516. Ցիսուն և ութ տարի ետքը Եզրան տարաւ նորէն 7,000 հոգի Բարելոնէ ի Հրէստատան: Եզրասոյ յաջորդեց իւրեկ կուսակալ Հրէստատանի Նէեմիա, որ հաւատարմութեամբ ջանաց և յաջողեցաւ բարւոքել ժողովութը, և անոր աշխատութեան բարի պըտուղներուն շաբար մասց մինչև Քրիստոսի ժամանակ:

Հաւանականապէս հիմա Յակոբոս սերունդէն ոչ ոք կրնայ ցուցնել թէ անոր երկոտասան որդւոց որմէն կը սերի: Ցուդա և Խորյոյէլ միանգամյան խախտեցան “իրենց ժառանգութեան բաժնէն” որ ի Քանան, և ցուցեցան ի մէջ օտարաց, ուստի Արքաւ այլեալլ ցեղը խառնեցան իւրարու հետ, Ցուդայի և Եփրեմոյ նախանձաւորութիւնը վեցաւ, և նորէն կենցանացաւ Արքահամու, Մովսիսի և Դաւթի յիշատակը, Եզր. Զ. 16, 17. Ը. 35. Եզէկ. Լ. 20-28.

Հրէից վերջին գերութիւնը, յամի Տն. 71, սոսկալի եղաւ, քանդի անոնք լցած էին իրենց անօրէնութեան չափը մերժելով զիրուսոս և աւետարանը: Ըստ Ցովսեպոսի 1,000,000 Հրեայք կորեան ի պաշտրման Երուսաղէմի ի Տիառու, և իր 100,000



գերիք տարուեցան Հռովմէական գաւառները, և մեռան սուսերամարտի խաղերուն մէջ, կամ իրեւ հասարակաց գերիք դատապարտուեցան բռնի աշխատութեան և կամ իր բռտրուկ վաճառեցան մարդոց: Այս պատկերը կը ցուցնէ Վեսպասիանոս Կայսեր միտալը, յամի Տն. 71, ի յիշատակ առման Երուսաղէմի: Առ Ալերիանոս Կայսերաւ, յամի Տն. 133, Նշյապիսի ծանր հարուած եկաւ Հրէից վրայ որ նորէն ժողվուած էին Հրէստատան: և պյոս Հրեայք ցըրուած են ընդ ամենայն աշխարհ, բայց և պյուպէ կ'որոշուին ուրիշ ազգերէ որոնց մէջ կը բնակին, հեծելով ընդ վայիր զոր անհաւատութիւնը բերաւ անոնց հայրերուն և

անոնց վրայ, և սպասելով ժամանակին երբ Քրիստոսութիւնները մէկդի պիտի դարձնէ, „Հռովմ. ԺԱ. 25, 26.

Գերսամ, զարուհի, մին յերկուց որդւոց Մովսէսի և Սեպիովոց, Մադիանացւոց երկիրը, Խ. Բ. 22. Ժ. 3. Կ'երեկի թէ Մովսէսի որդւոցը մեծ պատիւ կամ պաշտօն շտառաւ, այլ անոնք պարզ Ղետացիներ էին, Ա. Մնաց. իգ. 15.

Գերսամ, որդառուն, երեց որդի Ղետայ, և Ղետական ցեղին երեք ծիւղերէն մրցյան հաշապետը, Մննդ. իջ. 11. Ել. Զ. 16. Գերսամսեանք անապատին մեջ վկայութեան խորանին արեմտեան կողմը կը բնակէին, և անոր վարպետը ներկա ու ուրիշ կարստին կը տանէին իշխանէ յիշխան, Թու. Գ. 17, 25. Դ. 24-28, 38-41. Ժ. 17. Երկրտասան քաղաքք որոշուած էին Գերսամնեանց ի հիւսիսային քանան, Ցես. իլ. 6. Ա. Մնաց. Զ. 62, 71.

Գեփա, մուսիկա, Մագիանու որդի և Արքահամու թռոն, Մննդ. ին. 4, որ իւր բնակութիւնը հառատակց յԱրքարիա, ինչպէս կը կարծափ, մօտ ի Մագիամ, և յիւր անուն կոչեց այն երկիրը, Ես. կ. 6.

Գեփի, չոր տեսլոն, մտերիմ ծառայ Եզեկիլ: Կը յիշուի ի պատմութեան Սունամացի կիոջ, Դ. Թագ. Դ. 14-37, և Նէմեմանայ Ասորոյ որմէ նենցութեամբ առաւ մասն մի յինծայէն զար Եղիսէ ընդունած չէր. Գեփի իւր այս ադամութեան և խարէութեան համար պատժուեցաւ մշտնջենաւոր բորոտութեամբ, Դ. Թագ. Ե. 20-27, 89: Ին նախ քան Դիր: Այս Գեփի էր որ յետյ Եղիսէի զարմանալի գործերը պատմեց Յովելամայ թագաւորին, երբ Աստուծյ նախինամութեամբ Սունամացի կինը բերուեցաւ թագաւորին առջև իւր Երկիրը զահանչելու, Դ. Թագ. Ը. 4-6:

Գեր, քաղաքք Փղշտացւոց, և անոնց հինգ տէրութիւններէն մին, Ա. Թագ. Ե. 8. Զ. 17: Նշանաւոր քաղաք էր Փղշտացւոց սահմանագլուխը, մօտ յԵրուսաղէմ. բայց Գեթայ տեղն ի վազուց կորսուած է: Այս

քաղաքէն էր Գողգիաթ, Ա. Թագ. Ժէ. 4. Տես և Ցես. ԺԱ. 22. Բ. Թագ. իլ. 19-22: Հոս ապաւինեցաւ Դակիթ յերեսաց Սաւուզայ, Ա. Թագ. իլ. 10. Իլ. 2-7: Գեթ ինկաւ ընդ իշխանութեամբ իսրայելացւոց ի սկզբան թագաւորութեան Դաւթի, Ա. Մնաց. Ժ. 1, և էր հպատակ Դաւթի յաջորդներուն մինչև ի վատթարել Յուդայի թագաւորութեան: Ռոբովամ նորոդեց կամ ամրացուց այս քաղաքը, Բ. Մնաց. ԺԱ. 8: Ցեայ եւ առին զայն Փղշտացիք, բայց Ողիս նորէն հուանեց զգէթ, Բ. Մնաց. իջ. 6: Բնակիչները կը կոչուէին Գեթայի, Ցես. Ժ. 3: և Դաւթիթ ունէր անոնցմէ երկու հսկի իրէն ծառայ, որ հաւատարմութեամբ յարեցան անոր Արքանութեան ատենը, Բ. Թագ. Ժ. 18-22:



Գիթի: Երբայեցերէն բառը որ, Գ. Թագ. Ժ. 4, 5. Ցոր. Լ. 4. Սազմ. Ժ. 1. Գիթի թարգմանուած է՝ Կը նշանակէ տեսակ մը ցարասի որ հասարակ է Արքարիոյ անապատներուն մէջ, և ունի գեղագույն ծաղիկ և դառն արմատ:

Գիթի: Որսօնէտեւ որթն ընտանի էր Քանանու և մերձակայ Երկիրներուն մէջ, գինին, իրըն ըմպելի,

յանակի կը գործածուէր, մանաւանդի ի իրախունս, նոթ. Ա. 7. Ե. 6. Դաս. Ե. 4-8. Ցովհ. Բ. 3: Դիբեկ մին ի իրթոց վաճառականութեան երկրին աւետեաց, կը մատուցուէր իրբե նուէր ի պաշտամուն առանքին, Ել. իթ. 40. Թու. Ժ. 4-10: Գինին նաև երախայրեաց կարգէն էր, Բ. Օր. Ժ. 4, և կը գործածուէր Զատիկի տօնին, և եղաւ մին ի իրթոց հազորդութեան խ. Շուրդին, Մատթ. իջ. 27-29: Ցորենոյ և ձիթոյ հետ յիշուելով կը նշանակէ բոլոր ժամանակաւոր բարիք, Սազմ. Դ. 7. Ուժ. Բ. 8. Ցովէլ. Բ. 19:

“Գինին, բառը մեր Աստուածաշունչին մէջ տառն նըրայիրէն և երկու Յանարիէն բառից թարգմանութիւնն է, բայց ասոնցմէ երկուքը միայն ընդհանրապէս կը գործածուի: Գինին թարգմանուած գլխաւոր բառն է երախայրերէն նընի և Ցունարիէն ինոն, որ գինւոյ բոլոր անսակներուն ընդհանուր անունն է, Նէեմ. Ե. 8. Այս նիւթին վրայ առանց երկար ցրելու, համառաօտիւ միայն կըսէնք թէ, “գինին բառով Սուրբ Գրոց մէջ կը հասկցուի”

1. Խաղողոյ զուտ ջուրը, խմօրեալ, սոսոփ և աւելի կամ նուազ արբեցուցիչ, բայց ոչ օտար նիւթով խառն, և ոչ զատեալ հեղուկներով և գլւովք սառուկացնեալ:

2. Քաղցոյ, խաղողոյ նոր մզուած հիւթը, ոչ խմօրեալ կամ գեռ ի խմօրման: Այս մոռզ Հբեսյը կը գործածէին դէրւ բուռ: Գինին, իրեւ բերը երկարգործութեան, հասարակօրէն կը յիշուի պյո անուանը ցորենոյ և ձիթոյ հետ, Ծննդ. Խ. 11. Ել. իթ. 29. Բ. Օր. Լ. Բ. 14. Ղուկ. Ե. 37, 38:

3. Մեզը գինւոյ, որ կը շնուիք քաղցուն եփելով մինչեւ որ թանձրանայ: Այս մոռզ Հին կատկարանին մէջ կը գործածուի ուեւու, պյուինքն եղը, բառը, և խօսքին խմօրտէն միայն կրնայ հասկցուիլ թէ գինւոյ մեղը եթէ մեղուաց մեղը ի մանալուն է, Թու. Ժ. 12. Առակ. Թ. 2, 5:

4. Համեմետալ գինի, որ կը շնուիք գինւոյն մէջ համեմունք և ուրիշ

գեղեր խառնելով: Այսպէս պատրաստուած գինին զօրաւոր է և գըգուիչ ճաշակի, Երդ. Ը. 2:

5. Զօրաւոր գինի, Երցայեցերէն վեր: Այս բառը կը նշանակէ երբեմն անսպակ կամ անխոռն գինի, ինչպէս Թու. իթ. 7. կամ գեղորեինք խառնեալ գինի, ինչպէս Ես. Ե. 22. բայց կը նշանակէ մանաւանդ գինի շինեալ յարմաւոյ, ի մեղուէ, պյուիքն հանգերձ, և ընդհանրապէս աւելի արբեցուցիչ է իրբե խառնեալ գեղորեւք:

“Քեղբանի գինին” կը շնուուէր Դամակոսի մօները, և այն քալքեն կը զրկուէր Տիրոս, Եզզեկ. իթ. 18: Կը նմանէր Լիբանանի գինւոյն, որ իւր պատուականութեան և անշահուառութեան կազմանէ անուանի էր, Ուժ. Ժ. 7: Տես Քեղբան:

Հատ ջակը եղած է Սուրբ Գրոց մէջ յիշուած գինիներուն անվասներն արբեցուցիչներէն որոշել, և ցոյնել թէ Աստուածաշունչ մատեանք միշտ անվասներուն թոյլառութիւն ըրած, և արբեցուցիչ տեսակները գատապարած են ու զակի կամ անուզգակի: Բայց պյուտէ ջանալ հարկաւոր չէ ցուցնելու համար թէ մինչեւ ցարքենալ գինի խմել յայտնապէս արգելուած է Աստուծոյ խօսքն: Գինւոյ գործածութեան առաջին օրինակի որ կը յիշուի Սուրբ Գրոց մէջ իր եակէն բերած է մեղք և ամեթ. նյոյնպէս գինիներութեան ուրիշ օրինակները, Ծննդ. Թ. 21. Ժ. 31-36. Ա. Թագ. իթ. 36, 37. Բ. Թագ. Ժ. 28. Գ. Թագ. ի. 12-21. Եսթ. Ա. 10, 11. Դաս. Ե. 23. Ցայտ. Ժ. 2: Գինին կը կոչուի ծազր շերզ, Առակ. ի. 1, պատուած թըշւառութեանց, Առակ. ի. 9. 29-35, Ցոյքերու, Ես. Ե. 22, մզուածթեան, Ես. իթ. 4-7, և ամբարիչ յիմարութեան, Ես. Ե. 11, 12. Ծն. 12. Ուժ. Դ. 11: Գինին գործածէլ ուրիշ ուրիշ յայտնի արգելուած է ի Սուրբ Գիրս, Ղեա. Ժ. 9. Թու. Ջ. 3. Երբեմն ևս կը յիշուի երբե չար մարգոց յաստուկ, Ցովէլ. Գ. 3. Ամսվ. Զ. 6: Հատ անդամ պատուէր կամ իրաւ կը արսուի զգուշանալ ի գինւոյ, Ա. Թագ. Ա. 14. Առակ. ի. 9.

31. լ. Ա. 4, 5. Ա. Տիմ. գ. 3. Տեղ
մը նաև վայ կարդացուած է անոնց որ
ուրիշներուն պատճառ կ'ըլլան գինի
խմելու, Ամբ. թ. 15: Ընդ հակա-
ռակին, թղղառուաթիւնը որ երրեմն
եղած է շափառը գինի խմելու Պա-
ղաստինու համար է, ոչ թէ այն եր-
կիրներուն համար ուր գինին դուրսէն
կը բերուի և կամ գինետանց մէջ
կը շնուրի, և շատ անգամ խաղողը
մարդու հիմքոյ կաթիլ մը անգամ
չի պարունակեր. կամ, եթէ զուտ է
և գեղորէիւք խառնեալ չէ, գիթ
ոգեից նիւթերով առտփացած է,
գինի գործածելու դեպքը բարողինն
խոփուած նիւթն հանելու եղանակը
դանուեցաւ, և արրեցուցիչ ըմպելիք
զործածելէ յառաջ եղող սսովալի
հետեանք հիմա աւելցած և համրա-
ցած են: Դանիէլ և Խեքարեանք յի-
րաւի եղան գինին հատ, Երեմ. Լ. Ե. 14.
Դան. Ա. 8, և Գօդորի այս նիւթին
միքարերեալ իրատն արդարեկ իրեւ
աստուածոյին պատուէր կը դիմանուը
ընդունելութեան արժանիք է, Հռովմ.
ԺԴ. 21. Ա. Կորնիթ. Ը. 13:

Գիթն, համեմային անկոյ մը մաներ
և բոլորակ սերմը: Տօւնկը բուն Զի.
Նաստանի է, և ընդ հանուր աստած-
ուած է Ալիսի և հարաւային Եւ-
րոպա: Սերմը կը ցանուի մարտին:
Գինձն իրեւ համեմ՝ կը գործածուի
առ Արևելեայու, և ստեղ կը գործած-
ուի առ գեղագործու, շարարտործու,
և առ ոյլ սացին նմանու: Մահանայն
որ աեղաց անապատին մէջ նման էր
գնձոյ, Ե. Ժ. 31: Տեղ և Մամանա:


Գինավարքիւն, որ է արբեցու-
թիւն, կը յիշուի Սուպը Գրոց մէջ
թէ՛ իրեւ երրեմն պատահած և թէ
իրեւ ունակութիւն: Արքեցութեան
յիմարութիւնը ցուցաւած է օրինակ-
ներով, Սազմ. Ճ. 27. Ես. Ժ. թ.
44. Ի. թ. 20. Ի. թ. 7, 8, կը պարուա-
ռուի իրեւ յանցանք, Ես. Ե. 22, ա-
նոր վասները կը նկարուգուին, Ա.
Թագ. Ի. թ. 36. Գ. Թագ. Ժ. 9. Ի.
16, և պատիւը կը ցուցուի, Ա. Կոր.
Զ. 9, 10: Արքեցութիւնը յառաջ
կու գոյ ի գինւոյ, Մննդ. թ. 21.
Ժ. թ. 33. Երեմ. Ի. թ. 9. Եփու. Ե.
18, նաև ուրիշ սգելից ըմպելիներէ,

ինչպէս յօղւոյ, ի ցքուց, և յայլոց
նմանեաց, Ա. Թագ. Ա. 13-15. Ես.
Ե. 11: Այս պատճառաւ զինի խմել
արգելեալ էր սեղանին ծառայող
քահանայից, Ղետ. Ժ. 9. և ամէն
մարդու իրաւուի զգուշանաւ
ի գինւոյ, Առակ. Ի. 1. Ի. թ. 34:
Ուրիշները գինի խմելու հրապութել
Առաւուծմէ անիծեալ մեղք է, Բ
Թագ. Ժ. Ա. 13. Ամբ. թ. 15: Ար-
բեցութիւն պիտի ըլլայ անապարակից
ուր որ սովորութիւն է սգելից ըմ-
պելիք գործածել: Ուստի իմաստուն
և առաքինի մարդիկ կը ջանան բու-
րալինն հրամարեցնել մարդիկ ամէն
տեսակ արբեցոցիչ բամբկլիքէ, Ա
Կոր. Ը. 13. Տեղ գինին:

Գիլէր: Հին Երբայցիք իրենց ար-
ուեստական օրը կը սկսէին երեկոյէն,
և կը վերջացնէին միւս երեկոյն:
Այս սովորութիւնը թերեւս ընդուն-
ուած է Մննդոց Ա. 5, 8, 13, և այլ
համարներուն համեմատ: “Իրիկուն
ու առաւ ըլլալով” առաջին օրը ե-
զաւ: Երբայցիք երկուտասան ժամ
կու տային գիշերոյ, և երկուտասան
ժամ՝ տաւընչեան: բայց այս ժամերն
համաստր չէին, բայց եթէ գիշերո-
ւաւապրին: ուրիշ ժամանակներ,
երբ գիշերուան ժամերը երկոյն էին,
տաւընչեաններն էին կարճ, ինչպէս
ի ձեմքան: և երբ գիշերուան ժամե-
րը կարճ էին, ինչպէս ամառը, տու-
ջնչեան ժամերն էին ընդհակառակն
երկոյն: Տեղ Ժամ:

Գիշերներն երրեմն շատ ցուրտ են
Ալորուց երկիրն մէջ, երբ ցորեկիե-
րը շատ տաք են: և ճանապարհորդք
յանապատին և ի լիրին մօտ ի Պա-
զեռտին այն մեծ նեղութիւնը, զօր կը
կրին այս երկու հակառակ ծայրերէն,
կը յիշն ի լուսաւորութիւն Յակո-
բոյ խօսքին, Մննդ. Ա. Ա. 40: “Յորեկը
տաքը ու գիշերը ցորտը կը մաշչը
զիս, և աչքերէս քուն կը տախէքր.”

Գիբ: Պօղոս կը խօսի “գրոյ վայ
զատելով զոյն “Հոգիէն,” Հառմ.”
թ. 27, 29. Ի. 6. Բ. Կորնիթ. Գ. 6.
բազզատելով օրէնքին լոկ խօսքը և
անոր արտաքին պահպանութիւնը
անոր հսկեռ նշանակութեան հետ
և սրտանց հնազանդութեան հետ
առ այն Հոգւովն Քրիստոսի:



ՀԻՆ ՄԱՏԵԱՆԻ, ԳՐԻՉՔ ՆԻ ԿԱՂԱՄԱՐ

Գիրք. Գիրք շինելու համար պյու և այլ նիւթեր կը գործածուէին հին ատենը: Ի սկզբան կապարեայ կամ պյունեայ տախտակներու, ծառի կեղեներու, աղիւոյ, քարի և փայտի դրոյ կը քանդակուէր՝ ինչ որ մարդիկ կը բաղդային ապագայից հաղորդել, Բ. Օր. իշ. 2, 3. Յոր. ԺԹ. 23, 24. Տանիարաննեայ օրէնքը գըրուեցաւ քարեղէն տախտակներու վրայ: Գիրք դրոշմանէր նաև աղիւոյ և կղմնանէր վրայ որ յետոյ կրակի մ.ջ թրծուելով կը կրծքանոյին: Այսպիսի աղիւուններ շատ զանուեցան Բարեկոնի աւերտից մէջ: Տես Բարեկան և Նարուզանասոր: Փայտէ, տօսափէ և փղոսկրէ տախտակներ սովորական էին առանինիս: Երբ փայտէ միայն էին, շատ անդամ կ'օծուէին մանով, որ կ'ընդունէր տախտակին վրոյ գրուած գերբ գրչէ ծայրով կամ պղողվատիք դրչաւ, Երեմ. Ժ. 13, և գրուածիք կրնար ջնջուի գրչին լցն ծայրովը: Առակ. Ա. 63. Յետոյ փոխանակ փայտեղէն տախտակներու գործածուեցան արմաւենոյ աերեններ, և նուրը ու բարակ կեղեններ այլեւոյլ ծառոց, ինչպէս կնաւոյ, հացոյ, զիհոյ, թեղոյ և նամանեց, կեղեկ, ինչպէս նաև թղթոյ և մագաղթիք վրայ գրուածներ, զիւրաւ տարուերու համար կը բրոյրուէին դլանաձե: Նախնիք կը գրէին նաև լաթի վրայ: Բայց հնագյուն նիւթը որոյ վրայ կը գրուէր էր պապիւրոս կոչուած տեսակ մը եղէգ որ Եգիպտոս և ուրիշ այլեւոյլ աեղեր հասարակ էր, և տակասին կը գանուի Աեկիլլոյ և Քաղցեացոց երկին:

Թոց, և գիրերն անցնջելի ընկելու համար երրում գրուածը կը ցուցուէր կրակի: Գրիչք կամ գորիք իրենց կաղամարը կը կրէին իրենց մէջքը, Եղեկ. Թ. 2. Կատակ թուղթ շնիւլու արդի կերպը ծանօթ եղաւ Երկուայի մ.ջ 1300 ին: Իսկ տպագրութեան արսենուը հնարուեցաւ իրը հարիւր յիսուն տարի յետոյ քան զայս թուական:

Ուստի հին գիրերը թուղթի նման նիւթէ մը շնիււած և բոլորուած թանձր տոմսներ էին, և կը գրուէր անոնց մէկ երեսը միայն սիւն սիւն: Ընթերցողը հետզիւտէ կը բանար բուլրուածը երկու փաքք զանուներու միջացաւ որոց մին տոմսնին կամ հատորին սկիզբն էր, և միւսը՝ վերջը: Բալրուած տոմսը առասանով կը կապուէր կամ կը պատառակուէր, և ազակ կը կնքուէր, առասանին հանգուցին կամ կապին աեղզը կնքամոմ կաթեցնելով և վրան կնիք կոփելով, Ես. Իթ. 11. Յայտ. Ե. 1-3.

Թէ գրել կար շատ հին ժամանակ՝ կը մակար երսուի Ծննդոց Ե. 1. Եկց Ժ. 14. Յոր. ԺԹ. 23 և ԼԱ. 35 Համարներէն: Եղիպտացիք ի վաղ ժամանակաց հետէ հմօւտ էին գրելու արսւածուն:

Հին մատենագիրք փոխանակ գրելու իրենց գիրերը բուն իրենց ձեռքով, կը գործածէին նոտարներ: Պօզոս առաքեալ երրեկ մատնաւոր պարագայ կը յիշ առ Գաղատացին թէ այն համակն իր ձեռքոր գրած էր, Գաղ. Զ. 11. Սիւն համակներուն Պօզոս կը յաւելուր իւր ողջոյնը միայն իրով ձեռամբ, Ա. Կորնթ. Ժ. 21. Կող. Գ. 18. Բ. Թես. Գ.

17. Նօտարը որ առ Հռովմայեցիս
թուղթը գրեց կը յիշէ զինք նամա-
կին գերջէ, Հռովմ. ԺԶ. 22. Տես
Նամակ.

Ազգաբանութեան գիրք, Ծննդ.
Ե. 1. Կամ Ծննդեան գիրք, Մատթ.
Ա. 1. գործածուած է ազգահամարի
մարք. Տես Ազգաբանութիւն.

Տէրուշ պատերազմներուն գիրքը,
Թու. ԽԱ. 14. էր հաւանականապէս
տեսակ մը զինուրական օրագիր որ
կը բազկանար ուրցին ուրցին երգեկէ:

Ու զիշին գիրքը, Բ Թագ. Ա. 28.
Թթես էր հաւաբանը տեսակ մը
ազգային տաղերու, որովք սովորու-
թիւնն էր չին ժամանակաց պատմու-
թիւնն աւանդել յետոնց :

Յիշատակաց գիրք թագաւորացն
Յուդայ և Խորայելի էին, ինչպէս կը
կարծուի, հասարակաց աարեգիրք,
Գ Թագ. ԺԴ. 19, 29.

Կենաց գիրք, Սաղմ. Կթ. 28. Հա-
ւանական է թէ այս ոճն անուած
է արբունի սովորութենէ մը որով
թագաւորք զահել կու ասյին իրենց
ծառայութեան մէջ գտնուող ան-
ձանց, գտաւաներու վերակացուաց,
զինուրական պաշանէից անուննե-
րուն, զօրաց Թուղին երրեմն նաև
անոնց անուններսւն ցաւցակը: Արե-
ւելինան բանառազծութեան այլա-
բանական ոճով կ'ըրուի թէ Աստուած
կը գրէ մատեաններու մէջ մարդոց
անունները, գործքերը և նախասա-
գիրք, և այն մատեանն ուր կը
գրուին ընտրելոց անուանք՝ “Կենաց
գիրք կը հաջուի, Փիլ. Դ. 3.”

Գիրք Սուրբք. Տես Աստուա-
ծալութիւն:

Գոգ և Մագոգ ընդհանրապէս ի
միասին կը յիշուին Սուրբ Գրոց մէջ:
Ծննդաց Ժ. Գլխսն Հ Համարին մէջ
Մագոգ, իրը նահանչատ ազգի մը,
կը յիշուի սերեալ ի Յարեթէ: Եզե-
կիէլի ԼԲ. և ԼԹ. զլուխներուն մէջ
Մագոգ թուի նախակել երկիր մը
հանդերձ բնակչոք, իսկ Գոգ՝ այն
երկիրն թագաւորը. բայց քննիչք
միաբան չն թէ այս անուններով
ո՞ր երկիրը և ժազովուրդն իմանալի
է: Մենքնէներէն ոճանց Մագոգ ան-
ուամբ կը հասկնան զԱկիքացիոն,
զԴոթու, զՊարօիկս և ուրիշ այլեալ

ազգեր. բայց հաւանականագոյն կար-
ծիքն է թէ այս անունը արուած է
առահասարակ հիւսիսային ազգաց Եւ-
րոպայի և Ասիայ, կամ կովկասու
հիւսիսային կողման երկիրներուն:
Գոգ և Մագոգ կը յիշուին նաև
Յովհաննու Յայտենութեան մէջ իրը
Աստուծոյ ժողովրդեան թշնամիներ
որ չարաչար պիտի յաղ թուին յԱր-
մագեցն, Յայտ. ԺԶ. 24-16. Ի.
7-9:

Գոգազիա, մեծաբիւն Տիտոն, որ-
դի Աքբիկամայ, կարգեալ ի Նաբու-
տոգանասորոյ կուսակալ Յուդայա-
տանի յետ աւերման իրուսադեմի:
Խւր հօրը պէս կը պատաւէր զի բեմիա
և բարեկամ էր անոր, Երեմ. Խ. 5:
Խմաստութեամբ սկսաւ վարել իւր
կուսակալութիւնն ի Մասփա, բայց
յետ երկուց ամաց ոպանաւ գաւոզ
Խոմայէլ անուն ումէքէ, Դ Թագ. ԽԵ.
22-26. Երեմ. ԼԹ. 14. Խ. 5-ԽԱ. 18:

Գոգազիա, ո՞ր Տեր ուսուպցաւոց-
նէ, Թռոն Ամենայ, Բ Մնաց. ԽԲ.
2, և գուստոր Աքայարու և Յեզո-
սելոյ, Դ Թագ. ԺԱ. 1. Զարմա-
նալի է որ Գոթողիա, կուսպաշտ կին
որ, ընտրուեցաւ թագաւորել ի Վերոյ
Յուդայի, իրեւ կին Յովքամայ, որդւոյ
բարեկալցին Յովհափատու, արքայի
Յուդայ, Գ օթոզիայի Խասուկար ազ-
գեցութիւնը ձեց ի կապաշատու-
թիւն և յեղեան թէ իւր այրն Յով-
քամ և թէ որդին Ռքոզիա, Բ Մնաց.
ԽԱ. 6. ԽԲ. 3. Յետ տարածամ
մահուան պյա երկուց, Գոթողիա
յափշտակց գահը, և ջանաց հա-
տաւա թառ աթթոռը՝ սպաննելով բո-
լոր թագաւորական սերունդը: Միայն
թուան նորա Յովհաս, գեռ մահուկ
կաթնէկիր, իւր հօրաքեա Յովհարէ-
կի ձեռքը ազատեցաւ կոտրածէն:
Վեց տարի ետքը հանուելով իւր ա-
պատանի տեղէն պահկուեցաւ տե-
ղէչէր և հաւատարիմ քահանապա-
պետէն Յովհագոյէ, որ և սպաննել
տուաւ զարիւնը ուշան Գոթողիա,
Դ Թագ. ԺԱ. Բ Մնաց. ԽԳ. 1:

Գոգանիէլ, ուժու Աստուծոյ, որդի
կիննզի և տուաջին դասաւոր Խորա-
յիւցուց զրոյ ազատեց Գոթոնիէլ
Միջագետաց թագաւորին բռնութե-
421

նէն, և կառավարեց խաղաղութեամբ քառասում տարիք: Գոթոնիկիլի կին Արսա, ուստար հօրեցը նորա Քաղաքայ, արուեցաւ անոր ի վարձ քաղութեան նորա յառան քաղաքին Դարերայ, Յեռ. ԺԵ. 11. Դատ. Ա. 13. Գ. 9, 10:

Գողգար, Երբայցերէն անուն որ կը նշանակէ տեղի գանկի: Տես Գաղար:

Գողիար, ուսորիու, անուանի հըրկայ Գեթացիք որ մենամարտաթեան կը հրաւիրէր Խօրայինի զօրքը, և որպէտ ափոյիան ելելով Դրաւիթի բաղանեց զանի: Այս պատմութիւնն Ա. Թագ. ԺԵ. Գլեցն մէջ կը դրտնուի: Գողիաթու հասակին եր ինն ու կը ուղարձ, կամ, կանգունի քուն և մի մատ հաշրւելով, աւելի քան մետասան ոոք: Տես Հակայ:

Գողլորին, Ել. ի. 15. Ասկ. ի. Բ. 22. Այս յանցանըը կը մարտաւէր բառ Մաժիսական օրինաց կրկին կամ չորեկպատիկ հատուցմամբ: Այս հատուցումը պիտի ընէր գոզը, թէ հարկ ըլլար, իր ստացուածքը վաճառելով, կամ ծառայելով գոզցուած բանին տիրոջը որչափ ժամանակ որ պիտի եր, Ել. ի. Բ. 1-8, 23. Բ. Թագ. ԺԲ. 6. Աստկ. Զ. 30, 31. Ղուկ. ԺԲ. 8. Օրէնքը թոյլ կու տար ողաննել դիշորութոց գոզութեան գործին մէջ. իսկ մորդագոզը մահապարտ եր, Ել. ի. Ա. 16. Ի. Բ. 2.

Գոնազմ, հաւանականապէս նոյն ընդ յակիթի, եր քահանայապետին անջապանակի քարերէն մին, Ել. ի. Բ. 19. Լ. Բ. 12. Կըսուի թէ ոյս պատուական քարն եր փոյլուն կարմիր, ոտիւ ինչ գեղնագոյն, և թափանցի:

Գոմեր, 1. Ծննդ. Ժ. 2, 3. Ա. Անաց. Ա. 5. Եղեկ. Լ. Բ. 6, մին յորդոց Յարեթի, և հայր Ապահնասոյ, իմիաթոյ և Թորդոմոյի: Կը կարծուի թէ Գոմեր ընտիկցաւ Ակաւ ծովուն հիւսիսային եղեցը, և թէ յանուն նորա կոչուեցան կմը մերացիք և Գրիմէ (Խրիմ): Իբր 700 ին նախ քան զիթ, Գոմերի սերունդէն մատ մը եկաւ Փոքր Ասիա: Գոմերի անուան և աղդականութեան հետաքը կը գանուի նաև Անդղիս Վա-

լէս կոչուած երկրին ժազովդոց ալբանած կումերէն և կումերէն, և Երոպայի ուրիշ ժողովոցոց արուած կմիմբացիք, Ումբրացի, կամբրացի, անուանց մէջ զըր կը յեծն պատմիչք:

2. Պառնիկ մը որպէս Հետ Ովսէէ մարգարէն, ինչպէս կ'երևի, մարգարէական անսիսան մէջ, ամսւանացաւ ըստ հրամանին Աստուծոյ, Խարայելի ժողովդեան ցուցնելու համար իրենց հոգեոր անմարքութեան կամ կառպաշտութեան մեղքը, Ովս. Ա.:

Գոմեր, Հին Սեռուել ծովուն հարաւաւային մասին մօս. Անդդիմ կոչուած պատպարէր հովտին քաղաքներէն մին, որ պյունցաւ առուածառուաք պատուհասիւ: Տես և Սպազմ:

Գովզան, Հիմա՝ Ողան, գետ Մարաց և մերձակայ գաւառին, Ես. Ա. 12, ո. ո. Թազզոթի զաղասար և ազա Սազմնուասար զրկեցին զիարայլացին զրո գերեցին, Դ. Թագ. Ժ. 6. Ա. Անաց. Ե. 26: Գրզը Ողան կամ Ուկի գետ է Պարսից հիւսիոյին արևմուեան կողմը, և մասւածապատ գնացիք կ'երթայ կը թափի կառողիական ծովը:

Գովզան, Ղետական քաղաք ի Բասան, յերկրին Մահասէի, յայնկոյն յորդանանու: Գաւզանիս կոչուած փաք գաւառին անունն աստի էր, Բ. Օր. Դ. 43. Յեռ. Ի. 8. Ի. Ա. 27. Ա. Անաց. Զ. 71:

Գործք Ալաքելոց: Կանոնական գիրք Նոր կոտիարանի, գրեաւ ի Ղուկասէ երբե շարունակութիւն իւր Աւետարանին, և, բառ մասին, պատմութիւն նախագոյն եկեղեցւոյ: Բազմ ոչ թէ բալր առաքելոց պատմութիւնն է, այլ գլխաւորապէս Պետրոսի: Ղուկասի իւր Աւետարանին մէջ կը ցուցնէ Քրիստոնէութեան տարածութիւն հիմունիք պատմելով ինչ որ յարմար էր ցուցնելու թէ ի՞նչպէս Հոգին Սուրբ առաջնորդեց և որչնեց Քրիստոսի առաջնին հետազողերն որ աշխատեցան չենել Քրիստոնէական եկեղեցին: Սկսելով անտի ուր վեր-

Հացուցած էր իւր Աւետարանը, կը պատմէ զշամբարձութիւն Քրիստոսի, և թէ ոյս դէպքին վըսյ ինչպէս վարուեցան առաքեալք, զշեղութ Հոգւցին Արքը ըստ Խոստման Քրիստոսի, զբարձութ քարոզութիւն առաքելց, անոնց զարձմանալիք յաջութիւնը, և զշամբահոս որ եւան անոնց դէմ, և ուրիշ դէպքեր որ Խոտոսացեմի եկեղեցւոյն համար կարևոր էին, մինչ ի ցրութիւն առաքելց ընդ ամենայն աշխարհ։ Յետոյ կը տուցնէ Ղուկաս թէ ինչպէս յաղթուեցաւ Հրեւմինը, և ինչպէս Գետրոս հեթանոսներէ դարձուզներն ընկալու Քրիստոնէկան եկեղեցին։ Պատմութեան մացեալ մասին մէջ կը պատմէ Պօղոսի գարձն ու կոչումը, անօր առաքեալսկան եաւանգը, աշխատութիւնները և տառապանքը, և կը վերջացնէ եկամեայ բանտարկութեամբ նորա ի Հռովմ։

Ղուկաս ականատես էր զիտաց մեծ մասին զօրս կը պատմէ։ Ղուկաս Յանարէնը յստակագյուն է քան Նոր կոտակարանին ուրիշ մասանց Յանարէնը, իսկ տեղեկութիւնը զոր կու տայ նարեկին եկեղեցւոյ ոգւյոյ վրոյ, որս անդամներէն յատերը Քրիստոսի հետ ապրած էին, անդին է։ Գիրքը գրուած է հաւանականապէս յամի Տն։ իրը եկ ին, ոյն է սակաւ ինչ յետոյ քան ըզթուական վել ինչ դէպքին զոր կը պատմէ։ Իսկ տեղն ուր գրուեցաւ ձանօթ չէ։

Գրուց առաքելց գիրքը հասկիալով և օգտեկրմ կորդալու համար հարկ է բաւական տեղեկութիւն առնենալ աշխարհագրութեան, ժամանակին սովորութիւններւն և ժողովրդեան որ կը յիշուին, և գլխաւոր զատմական դիմոց։ Պէտք է տեղեկակ ըլլու Հասվանյեցւոց զօրութեան, անոնցմէ գրուած զաշտանատարաց կարգին և անոններուն, ինչպէս նաև Հրէից ազգին միտման և քաղաքական կարծեաց որ նաև Քրիստոնէութիւն ընդունող Հրէից մէջ կը տերէին։

Գորա, ծանօթ անասուն երկակինցաղ, անուանի իրը մաս ունեցող Եդիզասփ հարուածներուն մէջ,

Եւ. Ը. 1-14. Կ'ըսուի թէ կախարդչ կրցան գորտեր բերել երկրին վրոյ իրենց դիմութեամքը, բայց որովհ հետեւ չիրցան վերժնել զանոնի, յայտնի է թէ իրենք յառաջ չըերին ընսնէց ։ Գորտերը մտան առէն առեղջ, ներկայացւոց անկողիններուն մէջ որ մտ էին գետնին, և անոնց փռանց մէջ որ գետնին մէջ խռովշներ էին։ Գուրք, աւազան ջրց, բնական կամ արուեստական։ Գուրք երեւնի կը գործածուէին իրրե բանադ. Լ. Ե. 20. Երեմ. Լ. Բ. 6. Գուրք բառը կը գործածուի նաև փոխանակ դերկմանի, Սաղմ. Լ. 3, 9։ Գուլակուրիւն։ Տես երես 108։



Գրապանակը էին բալրեալ տամաք մագաղաթի, ուր կը գրուէին օրէնքն իսուրեր։ Հրեսոյք այս գրապանակները կը կրէին իրենց ճակատին կամ ձախ բազգին վրոյ։ Այս սովորութիւնը յառաջ եկաւ Ելից ԺԴ. Դիւյցին 9 և 16 համարներուն միաւ մեկնութենէն։ Ասիկս քու ձեռքիդ վրոյ նշանի համար ու աշքերուդ մէշտեղ ճակատացնցի համար ըլլու։ Մոտենացի Լէսն մնանաւոր տեղեկութիւն կու տայ ոյս գրապանակներուն վրոյ։ Ճակատի զրապանակներուն վրոյ խօսւած է Ճակատաց բատին ասկի Խակ բազգի գրապանակն էր երկու կոսր մագաղաթ որնոց վրոյ կը գրուէր քառակուօֆ տառերով և յատուկ մելանաւ որ այս նպատակին համար կը շինուէր մէծ խնամով։ Մագաղաթները կը բոլոր ուէին այնպէս որ անոնց մէկ ծոյրը կ'ըլլար ոսւր, և կը գրուէին օրթուս կ հաշիբ տույ մէջ։ Յետոյ կը գրուէին միենայն կաշիկ քառակուօֆ կառորի մը վրոյ որմէ կը կախուէր ի նմին կաշւոյ փոկ մը իրը մէկ մատլոյն և կանգուն ու կէս երկայն։ Այս էր բազգի գրապանակը, և կը գրուէր ձախ բազգին այս առջե ուր կը կըրկնուի բազուկը, և փոկը հռն կապուելին եղբք ի ձև երբայցերէն

յովին (շ) հաշանագրին, կը պատառուէր բաղկին վլոյց պատուակածեւ մինչև ի ծայր միջամատին։ Այս գրապահնակը կը կոչուի Դեմքէն ձեռաց։

Յունարդն բառը որ Հայերէն գրապահնակ թարգմանուած է՝ կը նշանէ կը պահպանին, և կը նկատուէր ոչ միայն իրեւ յուշարար օրինացն Աստուծոյ, այլև իրըն պաշտպան ընդդէմ դիւաց։ Գրապահնակը հաւանագանուց յետին ժամանակ մուտքաւա Հրեեց մէջ, Գրիստոն կը յանդիմանէ Փարիսեցւոց հպարտութիւնն ու կեզծաւորութիւնը զոր կը յայտնէին լայնելով իրենց գրապահնակներն ի նշան մէծ իմաստութեան և բարեկայտութեան, Մատթ. ի. դ. 5. Ընդհակառակն Դաւիթ կ'ըսէ, “իմ սրտիս մէջը պահեցի քու խորքերդ, որ չմեղանչմ քեզի գէմ,” Սատր. ձՄթ. ձՄթ. 11.

Գրաւ։ Մովսեսական օրէնքը կը պաշտպանէր աղքատր որ ստիպուած էր տալ ապահովութիւն մը փոփի համար կամ պայմանի մը կատարման համար։ Եթէ աղքատ մը գրաւ կը դնէր իւր վերարկուն որով կը ծածկուէր ցուրտ գիշերները, այն գրաւն առ օրին ետ դարձուելու էր, Ել. ի. 26. 27. Պարատատէր մը չէր կրնար պարտապանին տուուի մանեկով առնուլ գրաւ ինչ որ կ'ուլէր։ զորօրինակ, երկանագարն, իրեւ հարկաւոր գործիք կինոց, չէր կրնար գրաւուիլ, Բ. Օր. ի. դ. 6, 10, 11. Տես և Յոր. ի. 6. ի. դ. 3, 7. Կռապաշտք երբեմն զանց կ'ընէին այս պատուէրները, Ամսմ. Բ. 6-8. Տես Փախ. Գրաւ առնուլ հարկ է մոլի մարդոցոցէ որսոց մարդ չէ կրնար վատահին, Առակ. ի. 16.

Գրիլ։ Նախնաց գրիլը կարծր երկաթէ էր, Երեմ. ի. 1. Երբեմն ադամանդ կը գրուէր ճայրը։ կարծր նիւթոց, զորօրինակ մետաղեայ տախտակներու վրայ գրիլու համար։ Եթէ ախտակը որյ վերայ պիտի գրուէր մանապատ էր, գրչին մէկ ծայրը լայն և կախող էր սիսլենը ընկելու համար։ Մատաղաթի, լատին և ատոնց նման նիւթերու վրայ գրիլու համար եղեգնոյ գրիլ կը գործածուէր, կամ բարտէ վրձին ի մազոյ, մելանաւ,

Դատ. Ե. 44. Յոր. ԺԹ. 21. Ես. Ը. 1. Երեմ. Լ. Ձ. 23. Գ Յոդէ. 13.

Գօտիք։ Ալեքելցիկ Ընդհարապէտ կը հագնէին լոյն հանդերձ որ մինչեւ ոտուըները կ'իջնէր, այնպէս որ երբ վազել կամ փափէլ կամ գործի ո՛ը պատաղել կ'ուղէին, կը ստիպուէրն կապել իրենց հանդերձը զօտուով։ Ուստի մէջքը գօտիք կապէլ։ Կը նշանակէ գործի պատրաստուիլ, Դ Թագ. Դ. 29. Գործ. ԺԹ. 8, սպասել կոյման կամ գալատեան ամրօնը կամ Գրիստոսի, Ղուկ. ԺԹ. 35. կը կարծուէր նաև թէ պնդեայ գօտիքն աւելի ոյժ կու տար համբերելու, ուստի գօտին պնդելով կը գործածուի, երբ իրատ կը սրուի Գրիստոնէաբար ժրանալ, Յոր. Ա. Ը. 3. Երեմ. Ա. 17. Եփես. Զ. 44. Ա Ղետր. Ա. 13. Քակուած գօտի ունենուլ կը նշանակէ տարկ և անպատրաստ գտնուիլ ի գործ, Ղու. Ե. 27. Հասարակ ժողովութը և մարդարէք կաշեա գօտի կը կապէին, Դ Թագ. Ա. 8. Մատթ. Գ. 4. Բայց կային նաև բամբակէ և կտաւէ գօտիք, Երեմ. ԺԹ. 1. նաև մետաքսէ, Երբեմն նաև բանուած։ Գօտին ընդհանրապէս երկայն և լոյն էր, և ծալուած գէտ յերկայնութիւն, և կը փաթթուէր մէջքը։ Դօտին կը ծառայէր նաև իրբեկ քսակ ստուկ ուրիշ բաներ գնելու, Մատթ. Ժ. 9. Մարկ. Զ. 8. Ալբարացիք և ուրիշ արեկելեանք միենոյն կերպով գօտի կը գործածեն ցարդ։ Տիմու և դանակակ կամ գաշշոն կը գրուի գօտին կամ կախուի, ինչպէս սովոր էին ընել նաև Հրեայք, Ա Թագ. ի. Ե. 13. Բ Թագ. ի. 8. Դամիք կամ գրադիք իրենց կազմամբը, Հիւոր իրենց կանգունը կը կրէին նոյնպէտ իրենց գօտուոն մէջ, Եղեկ. Թ. 2. Տես Հանդերձ բառին պատէրները։

Դ

Գարարար, Ղետական քաղաք ի սահման Զարուղոնի և խորարար, Յես. ԺԹ. 12. ԻԱ. 28. Ա Մացաց. Զ. 72. Այս քաղաքն հաւանականապէս այժմու Տեպուրիյէ կոչուած

աեղն էր, որ փաքք գիւղ է առ ստո-
րառով թաքոր լըրին յարկմայից հիւ-
սիսդ:

Դարիք, բան, զարդամ, Դատ . Ա.
11, աեղն որ կը կոչուէր նաև կարի-
աթ-սեփի ը, այսինքն գրոց քաղաք,
և, կարիաթ-սանեա, այսինքն քա-
ղաք գ պրովէնեան, Յես . ԺԵ. 45.
49: Այս անուններէն դատելով կ'ե-
րէի թէ նուիրակոն աեղ էր առ
Քանանցիս, և գիւտն կամ մատե-
նադարան: Յուզայի հարաւային ա-
րեմտեան կողմն էր այս քաղաքը,
զոր խրայելացիք առին ինակիմնե-
րէն առ Յեսուա: Թիպէտ յետոյ
Քանանցիք նորէն առին զայն, բայց
Գոթոնիկէլ վերսաին նուունց, և
յետ այնորիկ տրուեցար Ղետացւոց,
Յես . Ժ. 38, 39. ԺԵ. 15-17. ԻԱ.
15: Դարիքի տեղը բոլորզին կոր-
սուած է: Կար ուրիշ Դարիք մը ի
դագ, և երրորդ մը իննիամին սահ-
մանին վրայ, Յես . ԺԵ. 26. ԺԵ. 7.



Դագան, յունասորուած, ազգոյին
աստուած Փղշտացւոց, ունէր մեհ-
եան ի դագան, յԱզովառ և պյուր,
Ա. Մնաց . Ժ. 10: Սամփոսն կործա-
նեց Գաղաքի մեհեանը, Դատ . Ժ. 21-30
Ազովառի մեհենին մէջ Դա-
գան երկիցս քանչենօք ինկաւ Աս-
տուածյա աստանակին առջեւ, և երկ-
րորդ անգատուն անոր ձեռուրները և
զլուիր ջախճախեցան, մեաց միայն
մարմինը որ էր ի մեծ մեծ ձկուն, Ա.
Թագ . Ե. 1-9: Տես և Յես . Ժ. 21.
Ժ. 27: Մշն ձեսվ ուրիշ կուռքեր
ևս կոյին առ հինո, մանաւանդ

Թիրկետան կամ Ասերգատիս կոչ-
ուած աստուածուէին: Նմանորինակ
աստուած մը, այն է Վիշնուի “մար-
դեղութիւն”, ցարդ կը պաշտուի
Հնդկաստան, և Դագանի պէս ան-
տարակից պիտի իյնայ կարծան յեր-
կիր առաջի ծշմարտին Աստուածու-
թիւնը ընդ կորիսայ ընդգէմ իշխա-
նութեանն Մովսիսը և Ահարոնի,
թու . Ժ. 2:

Դալիլա, բայց, Փղշտացի կին մը
զոր կը սիրէր Սամփոսն, և որ մատ-
նեց զանի խրայելի թշնամիներուն
ձեռքը, Դատ . Ժ. 2:



Դանեկան, բայտ Յունաց՝ դրամ,
ըստ Հոռվմայեցւոց գենեար, արժէքն
էր իրը երկը կամ չորս դաշիկան
(զուրուշ): Սուրբ Գրոց այն համար-
ներէն ուր այս բառը կը պատահի:
կը աենուիք որ ի վարձ աշխատու-
թեան, կամ, բան մը գնելու հա-
մար տրուած ստակին բռն արժո-
գութիւնն այն ատեն աւելի էր քան
հիմա, ուստի և գահեկան թարգ-
մանուած ստակին արծէքն աւելի
ճիշդ կը ցուցուիք քառորդ մէծիտիէ-
իւ քան գահեկանաւ: Ապա, և Եր-
կու հարիւր գահեկանի հաց բաւա-
կան չէր: Մարկ . Զ. 37, և Երկու
գահեկան հանեց, պանդոկապետին
առւաւն, Ղուկ . Ժ. 35, խօսքերուն
մէջ պէտք է հասկնալ երկու հար-
իւր քառորդ մէծիտիէի հաց, ոչ
թէ երկու հարիւր գահեկանի, ուս-
տի և պանդոկապետին տրուած փարձ-
ըր երկու քառորդ մէծիտիէ էր ոչ
թէ գահեկան, ապա թէ ոչ չին
գումար մը եղած կ'ըլլար: Նշնչետ
Յայտ . Զ. 6, կապիճ մը ցորենը մէկ
գահեկանին խօսքին մէջ, և թէ գա-
հեկանով զուրուշ հասկնանք, մեծ
առատութիւն կը ցուցիւ, ուր բա-
գրին միաբը նուազութիւն է: Այս
մազք պյտին զործող մշակաց համար
օրը մէկ գահեկանն, այսինքն քա-

առդ մէծիտիւն, բաւական գործք
էր պյա ատեն, Մատթ. ի. 2:

Դասթիճ: Յաւնարէն բառն ընդ-
հանրապէս կը նշանակէ մարդիկ որ
առջանձն առլու պաշտօն ունէին ա-
նոնց որ իրենց յանցանքը չէին ուզեր
խստավանիլ: Տանջանքը երբեմն եր-
կար կը տեէր: Դահիճ կը կոչուէին
նաև բանապահուք, ուստի հաւանա-
կան է թէ, Մատթ. Ժ. 3: զա-
հիճ բառն պյս մոռք գործածուած
է:

Դաղլմանուրա, քաղաք Կոմ գիւղ
մօս ի քաղաքն Մագդաղա, Մարկ.
Բ. 10. Տես և Մատթ. Ժ. 39.
Թէ ուր էր Դաղմանութա՝ յայսնի
չէ ճիշդ. բայց էր Գալիլեայի ծովուն
արևմտեան եղեցը, Տիբերիայէն գէո-
ի հիւսիս:

Դաղմանտիա, գաւառ Եւրոպա-
կան յարեւելց Ադրիական ծովուն,
և մասն Լիւրիկէի: Էր սահմանա-
կից Մակեդոնիոյ, մերին Միսիոյ և
Լիրուանիոյ: Այս վերջինէն կը բաժ-
նուէր Տիբերոս գետուզ: Հոս զրիուե-
ցաւ Տիբերոս Պօղոսէ առածել Քրի-
տոնէական կրօնը, թ Տիմ. Դ. 10.

Դամասկոս, անուանն մայրաքա-
ղաք Ասորուց, յիշեալ նաև Միննդ.
Ժ. 15. Ժ. 2. և հիմա Հաւանա-
կանապէս աշխարհի վրայ բոլոր քա-
ղաքաց հնագյղնն է: Բարագա, ըստ
հնոց Քրիստորոս, գետին եղեցն
է, գեղեցիկ և պաղաքեր դաշտի մը
վրայ Անդի Լիրանանու լերանց ա-
րեւելան և Հարաւային արեւելան
կողմը: Տես Արանա: Այս դաշտը
շուրջանակի իրեւ յիսուն մղոն է.
Հարաւան և արեւելէն բաց է յա-
նապատճն Արարայի, և միւս կողմանէ
փակեալ է լիռներէ: Ի հիմասից
Դամասկոսի շաշակայ երկիրն, որ հա-
ւանականապէս կը պարունակէ նաև
հովիտը որ ի մէջ Լիրանանու և Ան-
դի Լիրանանու, կը կոչուի ի Սուրբ
Գրոց "Ասորիք Դամասկոսին, թ Թագ.
Բ. 5, և ի Սարարունէ Խոր Ասորիք:
ԶԴամասկոս որ ի սկզբան առանձին
թագաւառունէր ուներ առաւ նաև
Դաւիթ, թ Թագ. Բ. 5, 6. և առա-
թբորդովամ թ., թ Թագ. Ժ. 28.
Այս քաղաքին պյս ատենուան պատ-
մութիւնը կը գտնուի Սուրբ Գրոց

մէջ ուր նէւեմանայ, թենագագայ: Ազայիկ և Ռատօնի վրայ կը խօսուի:

ԶԴամասկոս նուանեց թագղաթի փո-
ղասոր, Դ Թագ. Ժ. 9. յետ պյ-
սորիկ եղաւ հպատակ Ասորիստանց-
ւոց, Բարեւացւոց, Պարտից, Սիեկ-
իանց և Հասմուսոյեցւոց: Կ'երեկ թէ
առ Պօղոսի տիրեց պյու քաղաքին,
գէթ առ ժամանակ մի, Արեւատա-
րույ Ապաւած Արարայի, աներ
Ներքին Ագրիպոսյ: Այս թաւա-
կանին Դամասկոսի մէջ պյնչափ
քաղմացեալ էին Հրեայք, որ, ըստ
Յովինապոսի, Ներոն կայոր անոնցմէ
բիւր մը հրամայից միանգամացն ըս-
պաննել: Դամասկոս յիշատակաց
արժանի և Քրիստոնէից իր տեղի
գարձի Քրիստոսի հռչակաւոր ծա-
ռային: Պօղոսի առաքելոյ, Գործ.
Թ. 1-27. Խի. 1-16. 1506 էն հէտէ

Դամասկոս նիկած է ընդ իշխանու-
թեամբ թրցաց, և է մայրաքաղաք
Դամասկոսի գաւառին: Բնակչաց
թիւն է իր հարիւր յիսուն հազար: Արարացիք կ'անուաննն զԴամասկոս
էշշամ: Բոլոր ճանապարհորդք կը
գովին զԴամասկոս հանգերձ շրջակայ
տեղեքը իրեւ մին ի գեղեցիկ և ի
բարերեր մասանց աշխարհի: Դաշտը
որ շորջ քաղաքաւ՝ է արգաւան-
դահազ և ջրարքի, և ճանապարհոր-
դին աշքը, որ զին և նայի, կ'ապչէ
տեսնելով կանաչ դաշտագետին մը
ահագին, անթիւ գեղիք և ազա-
րակը, պարտիզզ, ազքերզ և պր-
րակ պրակ անտաներով: Քաղաքին
աւելի մօտէն տեսնողը՝ կը տեսնէ
շատ բան որ ոչ միայն զգայարանաց
այլք մօրքի անհաճոյ են: Այս գրոց
մէջ յիշուած քաղաքներէն որ ցարդ
կան Դամասկոս միոյն քան զայլ
աւելի պահած իւր արեւելան կերպը:
Հասարակաց շնչերը և շուկան գե-
ղեցիկ են. նաև առանձին մարդոց
առանձին շատերը, թ Եպիստ արա-
քուստ անշուք, ներքուստ զարդար-
եալ են մեծածախ շքեզութեամբ:
Դամասկոս իւր գրիցը պատճառաւ-
ի սկզբանէ հէտէ մեծ վաճառաշահ
քաղաքը թէ, իզեկ. իշ. 18:

Քաղաքին մէջ կայ տակաւին փողոց
մը որ կը կոչուի "Ուզիկին", և է հա-
ւանականապէս, ոյն որ կը յիշուի

գործոց Առաքելոց թ. գլխոյն 11 համարին մէջ: Այս փողոցն արևելեան գուռնձնէն սկսելով մէկ կամ աւելի մզոն երկայնութեամբ կ'անցնի քաղքին մէջէն:

Դամարիս, ին իսուր, Աթենացի տիկին որ պատուով կը յիշուր իրեւ մի ի կանանց որ քարոզութեամբն Պօղոսի ընդունեցան Գրիսոնէւութիւնը և Աթեն, Գործ. Ժի. 3:

Դայեակ: Սուրբ Գրոց մէջ շատ անգամ կը յիշուր պյն խանդակաթե հաւատարիմ յարաբերութիւնը որ կար ի հնութիւն ի մէջ դայեկաց և սահուց նոցա, Ես. Խթ. 22, 23. Աթեն. Բ. 7, 8: Ցիշուելու արժանի է Ռեկեկայի հաւատարիմ և պատուական գայելակը, Ղերովաս, որ բոլոր կնացը մէջ յարեցան իւր սահուն, և երբ մեռաւ, գերեզմանին տեղը կոչուեցաւ կազմի սգոյն, Ծննդ. Իդ. 59. Լի. 8:

Դամ, բարուար, 1. որդի Յակոբոյ ի Բաղզոյէ, Ծննդ. Լ. 3. Լի. 23: Դանայ ցեղն երկրորդ էր յետ Յուդայի թուով յառաջ քան զմբանինի Քանան, Թու. Ա. 39. Իդ. 43: Դանայ տրուած բաժինը Ցողովէի մօտ ծովկերէն կը ձգուեր դէզ Հարաւային արեւելք: Սահմանակից էր Դամ Փղշտացոց ընդ որս միշտ կուոյց մէջ էր, Դատա. ԺԳ. ԺԶ.: Դանայ երկիրը պտղաբեր էր բոյց փոքր, և նախնի բնակիչք երկրին զօրաւոր էին: Ուստի Դանայ ցեղին մէկ մասը ուրիշ երկիր փնտանց և նուանեց, Ցես. ԺԹ. Դատ. ԺԸ:

2. Քաղաք որ ի սկզբան կը կուուէր լայիս, Դատ. ԺԸ. 29, Խրոյելի երկրին հիւսիսային ծայրը, յերկրին նեփթաղեմոյ: “Ի Դանայ մինչեւ ցիւրսարէէն, Խօսքը կը նշանակէ բոլոր աւետեաց երկիրը ծայրէ ի ծայր, քանզի Դան էր վերջին հիւսիսային քաղաք, և Բերսարէէ վերջին հարաւային: Դան քաղաքն էր առ ստորոտու Հերմոնի, յարեւստից չորս մզոն հեռաւ ի Պանասայ, Յորդանանու ականց միրյն մօտ, առ ըլլոյն որ հիմն կը կոչուի Դէլլ էլ Դատափ: Լայիս ժամանակաւ կը պատկանէր Անդոնացոց, և Դան անունն առաւ Դանայ ցեղին մէկ մասէն որ առաւ

և նորնէց զայն, Դատ. ԺԸ: Լայիս էր քաղաք կոտապաշտութեան, և եղաւ յետոյ նիստ Յերարդամոյ սուկեղէն որթերէն միշյն, Գ Թագ. ԺԸ. 28. Ամովս. Ը. 14: Թէպէտ մահամամ և երկիցս ծաղկեցաւ, Դատ. ԺԸ. 10. Եղեկ. Իլ. 19, շատ քիւ մարցորդ կոյ անկէ հրմա:

Դանենի մարզաքաւութեան զիւքը մարդարէութեամբ խան պատմութիւն է: Առաջին վեց գլուխները մանաւանդ պատմական են, մասցեալները՝ մարդարէական: Գրուցաւ իւր 531 ին նախ քան զիր: Այս գիրքին մէջ պատմուած ոքանչելիքն արդարեւ նորանշան և ուշադրութեան արժանի են, և նպատակ ունին ցուցնել Առառնեց ժողովրդեան թէ, անոնց ապաւութեանն առեն անդամ անառես չըրաւ Տէրը քրկել զանոնք, և պյնպէս ցուցնել անոնց թշնամիներսւն թէ էական արբերութիւն կոյ ի մէջ նհովայի և կուոց, ի մէջ ժողովրդեանն Աստուծոյ և աշխարհի: Գիրքին վերջին մասին մէջ գտնուած մարդարէութիւնք Դանինի ժամանական սկսաւլ ըոլը զարոց համար են մինչեւ ի կուորած աշխարհի: Ասորեստանի, Պարսից, Ցունաց և Հառվանյեցւոց տէրութիւնները կը նկարագրուին պատշաճ պատկերներով: Քրիստոն գալստեան ծիշտ ժամանակին ըստուած է հօն: Նեռին ելքը և անկումը և անոր իշխանութեան տեղութիւնը նշնչու նշղիւ նշանակուած են: Քրիստոնի յաղթութիւնն իր թշնամիներուն վեց, և Քրիստոնի կրօնքին ընդ հանուր տիրելը նոյնպէս ցուցուած են յայտնապէտ: Գիրքը լի է բարեպաշտութեան և զերմեռանդ երտիւագիտութեան բարձր զայտու մերով: Գիրքին ոնք պարզ է, յստակ և հակիրճ, և մարդարէութեանց շատերը զրուած են պյնպէս յայտնի և պարագայիւք, որ անհաւատներին ոմանք կը պնդէն թէ նկարագրուած իրերուն պատահէլն եւըլը զրուած են: Խսահակ նետոն զիանիիլ էր համարի քան զայլ ամենայն մարդարէու յայտնարան և պարզաթօն, և քան զնոսս դիրիմաց, և կ'ըսէ թէ վերջին ժամանակի վերաբերեալ ի-

բաց մէջ Դանիել իրեն բանալի նը-
կատուելու է այլոց մարդարէից :

Գիղիքին հարազատաթիւնն և վա-
ւերականութիւնն իրաց արտաքին և
ներքին զօրեղ պայացյցներ կան :
իրեն արտաքին պայացյց ունինք
զգկայութիւն նորին իսկ գրիստոսի ,
Մատթ . ԽԴ . 15 , զարցյն Յոհան-
նու և զՊօղոսի որ Դանիելի մարդա-
րէւութիւններէն շատ բան կ'առանաւն .
զՅսվսեպոսին որ զԴանիել կը համա-
րի մեծագոյն ի մարդարէս , և վեր-
ջապէս Հըմէից Դարկումերուն և Դալ-
մուներուն՝ որք ստեղ կը կոչեն
զԴանիել ի վկայութիւն : Ներքին
պայացյց են Դանիելի ոճը , լեզուն ,
գրութեան եզանակը , որ ըոլորովին
յարմար են դարուն . բայց մանա-
ւանդ Դանիելի գրոց մարդարէւու-
թիւններուն անթերի կատարումը կը
ցուցնէ թէ արդարեւ մարդարէ էր
Դանիել : Այս գիրքն , ինչպէս նաև
նզրասայն , զրուած է ըստ մասին
ներքյացերէն և բատ մասին Քաղցե-
երէն , որ էր գլխաւոր լեզու Բարե-
լացւոց :

Դանիել , 1. որ և Բաղդասասար
ըստ Քաղցեացւոց , մարդարէ էր
Դաւթի թագաւորական սերունդէն ,
և , գեռ մանուկ , տարուեցաւ գերի
ի Բարելոն , Յութայի թագաւորին
Յովակիմայ չորրորդ տարին , 606
նախ քանի զիր : Շնարուած էր ,
երիբ ընկերք , Անահիտ , Միսա-
յելիւ և Ազրիխաւ , բնակել յար-
գունիս Նարուգոգոնոսորայ , և հոն
ըստ բաւականին դատուիարակուելով
մեծ յառաջադիմութիւն ըրաւ Քաղ-
ցեացւոց գիտութիւններուն մ.ջ ,
բայց զգուշացաւ պղծուելն ուտե-
լով թագաւորին սեղանէն զրկուած
համադ ամերէն , որ շատ անդամ
անմարդ առու էին ըստ օրինաց Հըմէից ,
կամ պղծեալ կորց պտշտաման ձօն-
եալ ըլլալով : Ցես երկրամեայ դաս-
տիարակութեան , Դանիել և ընկերը
նորա զեր ի վերց գտնու նցան քան
զայլ պատանիս , և բարձր պաշտօ-
ներ առին արքունի ծառայութեան
մէջ : Այս միջոցին ցուցուց Դանիել
իւր մարդարէական չնորհքը մեկնելով
զերացն Նարուգոգոնոսորայ , որ զԴա-
նիել ըրաւ Բարելոն քաղպին վերա-

կացու , և գլուխ դասուն գիտնոց և
քրմաց : Կը թուրիթէ Դանիել իսրե-
լոն չէր , թէ երկոս զեկուանութեանը զըր-
կաւած էր այլուր , մինչ անոր երք ըն-
կերները նեստուցան ը որբաքեալ հնո-
ցը : Յետ ամաց ինչ Դանիել մեկնեց
Նարուգոգոնոսորայ աւրիշ մէկ երա-
զը , և ապա զհռչակաւոր տեսին
Բաղդասարայ , որոյ վերցին գործը ե-
ղաւ կարգել զԴանիել աւելի բարձր
պաշտօնի մը քան զըր տուտծ էր
անոր յատաջ իր թագաւորութեան
ատենը , Դան . Ե . 29 . Ը . 27 :

Յետ առման Բարելոնի ի Մարաց
և ի Պարսից , առ կիւտստրաւ և
կիւրոսիւ , Դանիել մնաց միշտ իւր
բարձր պաշտօններուն մէջ , և զայե-
լցը մինչեւ ի մահ իւր յիշեալ թա-
գաւորաց , Կիւթստրայ և Կիւրոսի ,
շնորհքը , բաց ի կարճ ժամանակէ
մը , երբ միւս պաշտօնէից նախանձը
յաջողեցան տալ թագաւորին նետել
զԴանիել ի գուրն ասաւի ծուց , գործ
իր որ եղաւ առ եզեռանէ Դանիելի
թնամեաց : Այս միջոցին Դանիել
մէծ փութով կ'աշխատէր , պահօք
և ազօթիւք , ինչպէս նաև իւր եր-
րատներովը , ձեռք ըրել Հըմէից
դարձն իրենց երկիրը , քանի խոս-
տացեալ ժամանակը եկած էր , Դան.
թ : Դանիել տեսաւ ի կենդանու-
թեան իւրում Հըմէից դարձն հրո-
գարտանի ի գերութեանը , և իւր ձո-
գովգէն շատերուն դառնալն ի Հըմէ-
աստան . բայց չի գիտցուիր թէ եր-
բեկ զնաց տեսնել զիրուսողէմ :
կիւրոսի երրորդ տարին , ունեցաւ
Դանիել տեսիլներ Հըմէից զիճակին
վրայ մինչեւ ի գալուստն խոստացեալ
Փրկչին : Հուսկ յետայ կը տեսնենք
անոր հանդարտութեամբ սպասելն
իր բազմարդին կենաց խաղաղաւէտ
իւրամանին և արդարաց ֆառա-
ւոր յարութեանը , Դանիել էր մին
ի նշանաւոր սրբակեաց անձանց որ
կը յիշուին ի պատմութեան : Անոր
ոչ միայն ծերութիւնն այլ և երիտա-
սարդ սթիւնը նուիրեալ էր Աստու-
ծոյ : Դժուարագոյն ժամանակներու
մէջ պահէց իւր անր ծութիւնը , և
արևելքան արքունեաց բազմապիսի
հրազդացներուն մ.ջ էր միշտ մարտուր
և անսագիւտ : Աներկիւզ դաւանե-

յաւ Աստուծոյ անունն առաջի հեթանոս թագաւորաց . և մարտիրոս պիտի ըլլար եթէ հրաշխէք չազատէք մահուանէ : Դանիքիլի վարքն արժանի է երիտասարդաց ընթերցմանը , և անոր զարոց դասերը լի են կարեւոր իրաւոներով :

2. Դաւթի երկրորդ որդին որ կը կոչուէր նաև Թիլաբ , Ա. Մհաց . Գ. 1 . Բ. Թագ . Գ. 3 .

3. Ո՞ն յազգէն իթամարաց , չորսրդ որդւոյն Ա. Հարոնի : Եր մին ի գլխաւորաց որ Եղբառոյ հետ եկան բարելոնէ ի Հրէաստան , և եղաւ մին ի գլխաւոր աշխատողաց բարեկարգութեան ազգին , Եղր . Զ . 2 :

Դանիկ : Դանիկ թարգմանուած բառը կը նշանակէր Հուսվմէական դրամ մը պղնձէ որց արժէքն էր իրը 40 գուղ (Բարո) :

Դալու , աեւ Քանան և Կաղնի . Դասակարգութիւն , կարգն որպէս քահանայք Հրէից կը կատարէին իրենց սպասաւորութիւնը տաճարին մէջ : Տես Արի :

Դաստիքակ , Գաղ . Գ. 24 , 25 , ըստ Յունին՝ Բերտիւս՝ տեսակ մը տեսուչ որ ինամ՝ կը տանէր ազգայոց , անոնց գիտութեան սկզբունքը կը սորվեցնէր , և ժամանակին գործոց կը տանէր զանոնք և դպրոցէն կ'արձակէր : Այսպէս Մովսիսական օրէնքը գտաստիքակ էր Հրէից , զան զի հսկեց Հրէից ազգին աղայութեան վրայ , և զերջազէս օրինակներով և մարգարէութիւններով զանոնք տարաւ Քրիստոսի : Երբ Հրէից մը կը սորվէր Քրիստոսի հաւատալ , օրէնքին գտաստիքակութեան պաշտօնը կը դադրէր այն անձին համար :

Հրէից գործոցներուն վրայ քիչ բան գիտցուած է , ոչ այլ յայտնի է թէ երբ որչափ տանէն ողաքը կը կըրթուէին գործոցաց մէջ , Բ. Օր . Զ . 7-9 . Ժ.Ա. 18-20 : Հաւանական է թէ ոչ միայն նախնական դաստիքարակութիւնն , այլ և չափահասից կըրթութիւնն եր ընդ ինամով կըրթական պաշտօնէից : Քրիստոսի ժամանակ , ինչպէս կ'երեւ , դրեթէ ամէն Հրեայ գիտէր կարդալ և գրել :

Դատաստան բառը գործածուածէ , Մատթէի Ե. Գլխոյն 21 , 22 հա-

մարներուն մէջ փոխանակ դատաստանական տանէնի , պյունիքն փոխանակ ատենի եօթն դատաւորաց որց համար կ'ըսէ Յովուեպութէ իւրաքանչւը քաղաքի մէջ կոյսին , և մանր մաներ դատելը կը տեսնէին : Տես և Ժազվաբն բառ :

Դատաստանի օր սրոյ համար երբեմ “դատաստան” բառը միայն կը գործածուի , պյուն մեծ օրն է երբ , ի կատարածի աշխարհին և ի վախճան ժամանակաց , Քրիստոս պիտի նատի դատել զսիեղերս , և երբ ամէն մարդկային անձ պիտի դատուի և վարդատարութիւնը բառ գործոց իւրաց , Թէ բարեաց և թէ շարաց : Քրիստոսի երկրորդ գալուտեան ժամանակը և այն ժամանակին տևողութիւնն Աստուծոյ միայն յայտնի են : Այս ժամանակը պիտի գոյ յանկարծ , և փառաւոր բայց աչեղ մեծվայելչութեամբ : Այս օրը պիտի աեւանուի թէ Աստուծոյ բոլոր ճամբաներն իրաւացի են : Բայցը տիեղեղը պիտի լցուի զարմանոր և արգարացնէ Քրիստոսի աչաւոր բայց անարտ և անթերի արգարսիթիւնը , բայց անոր բարութիւնը որ առաւել հրաշալի է պիտի պատկէ զանի անձառ փառաց : Քրիիչը մանաւանդ պիտի ընդունի այնուհեան իւր վարձը , և փառաւորուի ի սուրբ իւր , որ պիտի յանոնն ի մեռելց ըստ նմանութեան նորա : Քրիստոս պիտի րածնէ բոլոր մարդիկ երկու դաս . բոլոր արդարք պիտի գտնուին ի միումն , և բոլոր շարքը ի միւսումն . աստուծանէրը ի միումն , և տօտուածատեացք ի միւսումն . որ ի կենդանութեան իւրեանց պաշշարութեամբ ի Քրիստոս հաւատացին՝ ի միումն , և որ անզեղջ և անհաւութ մերւան՝ ի միւսումն : Եւ այս վիճան և բաժանութեան պիտի ըլլայ յարինականն Աստին դասին մէջ գտնուողք պիտի յանոնն սրբութեամբ և ուրախութեամբ , իսկ երկրորդ դասինները պիտի ընկալին ի մեղս և ի վոյ յափանական , ծողով . Ժ.Ա. 9 . Գան . Ժ.Բ. 2 . Մատթ . Ժ. 13 . Ժ.Բ. 36 . ԽԵ . 31-46 . ԻԶ . 64 . Ցով . Ե . 22 . Գործ . Ժ.Բ . 31 . Հովմ . Ժ.Գ . 10-12 . Բ. Թեւ . Ա . 7-10 . Բ. Պետր . Բ . 9 . Գ . 7 . Ա

Յայս . Դ . 17 . Յայս . ի . 12-15 :

Դիտաւորք , Երբայլեցերէն շենքու , էին իշխանք , պետք կամ առաջնորդ բ իսրայելի , ի Յեսուսոյ մինչև ի Սաւուզ : Այս իշխան դատաւորք շատ տարրեր էին հասարակ դատաւորներէն կամ ժողովրդեան դատերը տեսնողներէն : Այս վերջիններսն վայ տես Արգարաւրին բարք : Կարքեթոնացիք , որ Տիբրացիներէն հատաւած էին , ունենին ոյնպէս կառավարիչներ վարո Ասուֆէդ կամ Ասէդիմ կ'առուանէին , և որոց իշխանութիւնը հաւասար էր թագաւորական իշխանութիւն :

Հրեից դատաւորաց իշխանութիւնը ցիեանս էր . Բայց յաջորդութիւնը միշտ շրունակ չէր : Մերթ ժողովրդը կը մնար անտէրունչ , այսինքն ունենաց իշխանի , և մերթ ընդ հպատակութիւնամբ օտար թագաւորաց յորց հարստահարուելով կը հնձէր առանց ազատիք : Դատաւորքը ընդհանրապէս աստածածուուն կը ցուցուէին , բայց և այնպէս երբեմն ժողովուրդը կ'ընարեր յարմարագոյն անձ մը ազգը հարստահարութենէ ազատելու . և որովհէտեւ հարստահարութիւնը մասնաւոր էր , այսինքն այս ինչ գաւառի կամ ցեղի վայ , ընտաւած գաւառոն այն գաւառին կամ ցեղին վայ միայն ունէր իշխանութիւն : Այսպէս Աւովդ , Ցեփթայէ , Ելօն և Յայիկ դատեցին զիխաւորապէս Յորդանանու արեկելեան կողմը բնակող Հըրենոյք , Քանզի յիշեալ անձինք այս ցեղերն ազատեցին հարստահարութենէ . Բարակ և Ցեփզա գաւառին իշխանութիւնը ցեղին ցեղը . Արգոն՝ կեդրանական ցեղերը . Արեսոն՝ Ասամին հարաւայինները : Դատաւոր իշխանութիւնը քիչ ստորին էր քան զթագաւորացը : Դատաւորքը ունեին իշխանութիւն պատերազմ հրատարակելու և խաղաղութիւն ընելու . անոնց վճիռները բացարձակ էին , բայց արտօնութիւն չունէին նոր օրենք տալու , կամ նոր բռն գնելու ազգին վայ : Օրինաց պահապաններ էին , պաշտպանք կրօնից , գրէժիբնդիքը յանցանաց , մանաւանդ կատաշութեան յանցանաց . չունէին

ոչ ամսական և ոչ պերճութիւն կամ չգեկցութիւն . էին նուեւ առանց թիկապահիք . իսկ կառք և սպասաւորք այնչափ միայն ունէին որչափ կրնային վարձել իրենց անձնական հարաւորութեամբ :

Եհովայի պատուերը վրնտելու կամ ջնջելու բոլոր Քանանացիները , մասամբ իւիք միայն գործադրուեցաւ . և անոնիք որոց խնայուեցաւ՝ ապականեցին զշրեայս իրենց կոնսպաշ- պութեան և մոլութեան թունավը : Միերայի և Ղեացացյան գործը , և Գարաա գործուած ոմիբը որ պատճուա եղաւ աւերիչ պատերազմին ընդգէմ իննիստինի , թէպէտ պատճուած է և ի վերջ կոյս Դատաւորաց գիրեին , գլ . Ժ. - Ի. Ա. , պատահէցան ոչ երկար ժամանակ յետոյ քան զմահն Յեսուույ , և կը ցուցնեն թէ ինչպէս շուտ հեռացաւ Խորայի Ասումածմէ : Զանոնք պատճեռ համար թշլ տուաւ Աստուած Միջադէտաց և Մովարու ազգերուն , Քանանացւոց , Մադիանացւոց , Ամմանացւոց և Փղշտացւոց , Հարացրել և կեղեցել Խորայի ցեղերուն մէկ մասը , երբեմն նաև ողջոյն ազգը : Բայց գըթալով անոնց վրայ , ժամանակ ժամանակ կը յարուցանէր վերյիշեալ զինուորական և քաղաքացին իշխանաց , այն է՝ Դատաւորաց , մին : Ննդետասան գաւառողք կը յիշուին Մուրը Գրոց մէջ , որ կը սկսին Գոթնիելիւ , իբր քան ամառ յետոյ քան զիեսու , և կը տեեն մինչեւ իթագաւորել Սաւուզի : Դատաւորաց յաջորդութեան , ինչպէս նաև անտերընութեան ժամանակին թուածաններն են .

Տ-՛՛

Գոթնիելիւ , իբր 1405 իննախ	
քան գթի .	40
Ընդ Եւգոնիւ .	18
Աւովդ և պլք .	80
Ընդ Փղշտացւողք .	անցայտ
Ասմեգար .	անցայտ
Ընդ Յարինաւ .	20
Դերօրա և Բարակ .	40
Ընդ Մադիանաւ .	7
Գեդեսն .	40
Արիմելք .	3
Թովզա .	23
Յայիկ .	22

Բնդ. Ալմանացւովք	18
Եթիթայէ	6
Արեսաս	7
Ելօն	10
Արգոն	8
Ընդ. Փղշտացւովք	40
Առմիսն ։	20
Հեղի	40
Ընդ. Փղշտացւովք	20
Առմուկէլ, իր	12
Առուուզ, առաջին թագաւոր, նախ քան դիբ. 1095:	
Ժամանակն ի Դաթոնիկէ մինչև ի Առուուզ, բայ վերոգրեալ տախտա- կին, իրը տարի է . . . ըստ ընկայ- եալ ժամանակագրութեան՝ թու 310 տարի: Կը կարծուի թէ վերցիշեալ միջացներէն ուսանք ժամանակակից են իրարու. բայց Դատաւորաց դիքին պատմութիւնն ուրիշ ծանօթ թու- ականաց, և Գ թագաւորաց Զ. դրլ- խոյն և համարին և Գործոց առաքե- լոց Փ. դիխոյն 20 համարին հետ միաբանելու եղանակին կողմանէ ժա- մանակափիրը համաձայն չեն: Թէ- պէս այլեայլ գործադրելի միջնոր առաջարկուած են, բայց ասոնց քըն- նութիւնն այս գործին սահմանէն գուրս է:	

Դատաւորաց Գիրըը կը պարու-
նակէ այն ժամանակներուն պատմու-
թիւնը յորս Խորայէլ կը կառավար-
ուէր Դատաւորներէ, և շատ անգամ
վկայութիւն բրուած է այս գիրքէն
Նոր կտակարանին և Սուրբ Գրոց
ուրիշ մասերուն մէջ: Դատաւորաց
Գիրըը կը թուի գրուած յաւաջ
քան զառնուլ Դաթի զԱխոն, Դատ.
Ա. 21, բայց թագաւորական կա-
ռավարութեան հաստատուելին ետ-
քը, Դատ. Ժ. 6. Ժ. 1. Իլ. 25:
Թէ ով էր այս գիրքին հեղինակը
ծանօթ չէ. քննչաց մեծ մասը Սա-
մուելի կը նծային զայն, 1403 ին նախ
քան դիբ., բայց շատերը կը համա-
րին զայն խմբագրեալ յեղասայ:

Դատաւորաց Գիրըը կը ցուցնէ Աս-
տուծոյ Խնամքն իր ժաղովրդեան
վրայ, իւր երկայնմասութեան հետ
խառնելով առժամանակեայ պատու-
չար: Դատաւորաց ժամանակն էր,
ընդհանրապէս նկատելով, մին ի բա-
րենշան ժամանակաց Խորայէլ պատ-

մութեան, և որչափ կը հաստատէ
Աստուծոյ ուա խօսքը, “Թէ որ զիս
մերժելով ապատամբիք, սուրը պիտի
ստու ձեզ, նոյնչափ կը հաստատէ
անոր միւս խօսքը թէ, “Թէ որ գուք
յօժարիք ու հնազանդիք՝ երկրին բա-
րել պիտի ուտէք,” Ես. Ա. 19, 20:
Դարեն, 1. Դարեն Մար, Դան.
Ե. 31. Թ. 1. ԺԱ. 1, էր որդի Աժ-
դահակայ, Մարաց թագաւորի, և
Եղայոյր Մանգանեայ, մօր կիւրոսի,
և Ամիւտայ, մօր Եղմարովդաբայ
և հանւոյ Բաղդասարայ. այսպէս
Դարեն Մար էր մօրեղբայր Եղմա-
րովդաբայ և կիւրոսի: Հրեայք կոչեն
զնա ընդհանրապէս Դարեն, եօթա-
նասունկը Արտաշէս, իսկ Գօնենոփան
կիւրոսար: Դարեն ընկեց զիազտա-
սար թագաւոր Քաղցէացուց, և կա-
լաւ աթոռը մինչև ի մահ իւր որ
պատահեցաւ յետ երկուց ամաց,
երբ այն աթոռն ինկաւ կիւրոսի մե-
ծի: Առ Մարն Դարենիւ նետուեցաւ
Դանիէլ առիւծներուն գտըրը, Դան.
Զ:

2. Դարեն Վլշտապեայ, որ կը
յիշուի Եղբատոյ 4-7 գլուխներուն
մէջ, նոյնպէս յլնգեայ, իրըն նորէն
հաստատող տաճարը վերատին շինե-
լու հրամանը, որ արուեցաւ Հրեց
ի կիւրոսէ, և ապա յետս կոչուե-
ցաւ: Դարեն Վլշտապեայ յաջոր-
դեց 521 ին անի քան զիբ. Հներափ
մոփ որ յափշտակեց աթոռը: Դար-
են թագաւորեց երեսուն և վեց
տարի, փոխեց կառավարութեան
նիստն ի հօշ, որոյ վասն Բարելն
ապստամբեցաւ ի Դարենէ, բայց
Դարեն նուամեց ապստամբութիւնը,
և քանդեց Բարելոնի պարիսպները,
նիշպէս մարգարէացուած էր, Երեմ.
Մլ. 58:

3. Դարեն կոդումանոս, Նէմմ.
ԺԲ. 22, էր մին ի քաջ և առաւա-
ձեւն թագաւորաց Պարտից: Աղե-
ռանդր Մեծ յաղթեց անոր քանի մը
անգամ, և հուսկ յետոյ կործանեց
Պարսից աերութիւնը, յետ երկերիք
և վաթսուն ամաց հառատառութեան
նորա: Դարեն սպանուեցաւ իւր զօ-
րապէտներէն յետ վեցամեսյ կարճ
թագաւորութեան: Այսպէս ճշմար-
տեցաւ մարգարէութիւնն Դանիէլ,

Դ. Բ. որ Պարսից թագաւորութեան մեծնալը գուշակած էր եղջիւր ածելով դեպ արեմուտք, դեպ ի հիւսիս և դեպ ի հարաւ գացող խոյին օրինակաւ որուն ոչ ինչ կարող պիտի ըլլար ընդդիմանալ, ինչպէս նաև դուշակած էր անոր կործանում աշուրներուն մէջտեղ լսյն եղջիւրներ ունեցող քօչէ մը (Աղջքասանդր Մեծ), որ պիտի գար յարեմոից, և պիտի ընթանար բորյո աշխարհք առանց գետինը կոփելու: Այս մարգարէութիւնն այսպէս բացայացաւ է որ ամենեին պէտք չունի լուսաբանութեան, և ճշգիւ կը նկարագրէ ինչ որ ժամանակին կատարուեցաւ և է նիւթ պատմութեան:

Դաւեցիք, ժաղովուրդ անդր քան զիփրատ: Ասոնցմէ գաղթականներ եկան Ասամարիք, թ. Թագ. ձ. Ե. Եղ. թ. 9: կը կարծուի թէ յրաւեցիք էին Դահք, որ կը բնակէին յառեկից կասպից ծովուն, և էին հըպատակ Պարսից:

Դաւիք, սէրեցեւ, կրտսերադյնն յորդիս Յեսսէի, ի ցեղէն Ցուդայ, ծնեալ ի բեթլէչէմ 1085 ին նախ քան զիր., մին ի նշանաւոր մարդոց որ կը յիշուին սրբազնն և արտաքին պատմութեան մէջ, Դաւիքի փարբը երկար պատմութած է Ա. Թագ. Փ. Զլիկն մինչև Գ. Թագ. Բ.: իշր “Տէրոջը օծեալու ընտրեալ յԱստուծոյ ինել թագաւոր խորսէլի փոխանակ Սաւուղայ: Այս պաշտօնին համար օծուեցաւ Սամուելէ մարգարէն՝ քանի մը տարի յառաջ քան զելաննեն ի դահ, Ա. Թագ. Փ. Զ. 4-13, առ որ պատրաստեց զնա Աստուծած պարզ կզք Հոգեղյն Արքը, և երկար ննզութիւններով կ վտանգօք: Դաւիքի իւր հովուութեան ատեն, մինչ պատանի էր, նշանաւոր եղաւ համարձակութեան, հաւատարմութեան եղաւ և հաւատով յԱստուծած: և մինչդեռ երիտասարդ էր՝ կոչուեցաւ յարքունիս, իրբէ հմուտ երած շտութեան, քաջ, զգօն և անձտոմք գեղեցիկ: Ժամանակ ժամանակ սփոփէր և կը զուարթացնէր զԱւուղ որ կը տանջուէր մազգասութեան ոդիէն և եղջիւ խոյիւէ: Դաւիք եղեւ Սաւուղի պատաստականներէն մին, Ա. Թագ.

Փ. 21, բայց երբ Փղշացւոց պատերազմը բրդաւ, Դաւիթ, ինչպէս կերեկ, թողուց զԱւուղ և դարձաւ իւր տունը ինամ տանել իւր հօրը հօտերուն: Նախախնամութիւնը շուտով առիթ ընծայեց Դաւիթի երթալ տեսնել բանակը, և անոր քաջութեան և հաւատոյն տուաւ յաղթութիւնը ի վերայ հսկայ ախոյշեանին գովիաթու: Դաւիթ դարձաւ յարքունիս պասկեալ պատուուց, առաւ զօրաբաժնի մը հրամանատառարութիւնը, և ամէն առթի մէջ իւր բարւող գնացիւքը շուտով ստացաւ ժողովութեան վստահութիւնը և սէրբ: Բայց Սաւուղի նախանձը վերջապէս ստիպէց զԴաւիթ պատմինել յանապատն Յուգութիւնի, ուր շուտով ժողովեց վեց հարիւր հոգիէ բաղկացեալ խումբ մը զօր պահեց ի կատարեալ հնագանդութեան և կը գործածէր միոյն երկիրն թշամիներուն դէմ: Բայց տակաւին կը հալածուէր ի Սաւուղայ անհաշու թշնամութեամբ, և որովհետեւ շուզեց միել ձեռօ ի թագաւոր իւր, թէպէտ Սաւուղ քանի մը անդամ ինկաւ անոր ձեռքը, վերջապէս լաւ համարեցաւ Դաւիթ խոյս տալ յերկիրն Փղշատուցոց: Հոն ընդունուեցաւ պատուով, բայց պատահեցաւ սյնպիսի ժժուաւութեանց, որ չէր կարող մնալ հոն պատուով, մինչ Սաւուղի և Յունաթանայ մահը բացաւ անոր ճամփայ գէպ ի խոստացեալ գահը:

Խոկոյն ընտրեցաւ Դաւիթ թագաւոր ի վերայ տանն Ցուդայի ի Քիրըրոն: և եօթը տարի ընդդիմանալ էն ետք, նաև Խորսյիլ սասն ցեղերը միացային հաւանութեամբ ընտրեցին զնա թագաւոր: Դաւիթի աթոռանիստ քաղաք ըրաւ զիրուսազմ, և եղաւ նահապեմ թագաւորական տան մը որ տեսեց մինչեւ ի սպառ բարձումն թագաւորութեան ի Ցուդայի: Արքէ թագաւոր նշանաւոր եղաւ հաւատարմութեամբն առ Աստուծած և առ մէծ նպատակին որոյ քան կոչուած էր այս ծանրն ե կարեւոր պաշտօնին: Դաւիթ տարաւ Աստուծոյ տապանակն ի Քաղզպէն Սուրբ մեծացուք պատուով և ցնծութեամբ: Մէծ փոյթ տարաւ աստ-

ուածային պաշտամանց նորոգման և կատարմանը։ Անաշառ կը տեսնէր ժողովրդեան դատերը, և մեծ նպաստ մատոյց ընդհանուր զարգացման աղջին։ Դաւթի իմաստութեամբ և շահնիք հաստատուեցան Հըելից թագաւորութիւնը, և իրեւ քաջ պատերազմնաց կարող եղաւ ոչ միայն յաջողութեամբ զգեմ ունել արտաքին թշնամեաց յարձակութեամբ, ոյյե ընդարձակել տէրութեան սահմանները բօլը այն երկիրներուն վրայ զորս խոստացած էր Աստուած տայ խորայիկի, այսինքն ի կարսիր ծովէ և յԵգիպտոսէ մինչեւ ցԵփատ, նանդ թ. 18. թե. 18. թե. 3. Դաւթի մեծացուց ժողովութեան աւարգը պատերազմաց, և ժողվեց առատ նիւթ փառաւոր տաճարի մը համար զոր ի մահ ուներ շննել ի պատիւ Եշովայի, բայց զոր կանգնել Սողամնի արտօնութիւնն էր։

Դաւթի յաջողութեան և բացարձակ իշխանութեամ ապականիչ աղջեցութենէն բոլորովին զերծ շնաց։ Շատ և սաստիկ փորձութիւններ ունեցաւ. և թէպէտ անոր վարդն ընդհանրապէս հակառակ էր գլխովին դրացի ազգաց թագաւորներուն վարուցը, ինկաւ սակայն Դաւթի ծանր ծանր մեղաց մէջ, իրեւ զայլ թագաւորս ժամանակին ուներ բազում կանոյց, և ի վերջ կոյս կենաց իւրոց կրեց գալու վիշտեր որ էին արգատուիք բազմակնութեան. իրայիս ի Բնրապետայ դիպաց մէջ Դաւթի ոճին արդարեւ սոսկալի էր, բայց երր արթընցաւ իւր անգամութեան թըմութիւնն, խորդով և մօխրով ապաշխարեց, խոնարհութեամբ յանձն առաւ յանդիմանութիւնն ու պատիթը, և նիդրեց ու գտաւ շնորհս Աստուածէ։ Այնունէտեսե յաճախ նեղութիւնը յորդոր եղաւ անոր խոնարհի և շննել յանձնապաստան։ Երկպատակութիւնք, անարժ անխառնակութիւն և սպանութիւն պակաս շեղան անոր տանէն։ Թամարաց, Ամենանի և Արիողումայ պատմութիւնք կը ցուցնեն թէ ինչպէս ի խոր խոցուած էր անոնց հօրը սիլտը։ Արիողումայ, Սարէեր և Ագսնիայի խակութիւնները, սովոր որածութիւ-

նը որ տառապեցուցին ժողովուրդը, եղեռնագործութիւնը Յովարայ, այլօքն հանդերձ, դոչել տուին Դաւթի, "Երանի" թէ աղաւանիք նման թեեր ունենացի, որ թուշէր ու հանդիք ըլլայիր, բայց և պիտի Դաւթի նեղութիւնը բայց ի պիտի Դաւթի շահաւոր եղան անոր։ Անոր մտաց հաստատութիւնը, բարուց անյողդովզութիւնը, խնարհութիւնը, ազնուութիւնը և բարեպաշտութիւնը կը փայտնի ի վերջին գործու նորա Ագոնիայի ապըստամբութեան առթիւ։ Անոր պատուէրն առ Սողոմոն վասն եղեռնագործ կենաց Յօվարու և Մէմէկիայ՝ արդարութեան պատուէր էր և ոչ քրէմինցութեան։ Տաճարին շինուաթեան համար Դաւթի պատրաստութիւնները, և հրապարակական պաշտօնն յորում ամենայն ինչ նուիրեց Եհավայի և հրաւիրեց բոլոր ժողովուրդն օրհնել զՏէր Աստուած հարց իւրեանց, կը պատկեն չքնաղ գեղեցկութեամբ և փառու Աստուածոյ նշանաւոր ծառային կեանիը։ Յետ քառանամեայ թագաւորութեան մեաւ Դաւթի ի հասակի եօթանասուն և մի ամաց։

Դաւթի ուներ բարձր աստիճանի իմացութիւն և հանճար. անոր նշանաւոր առաքինութիւններն էին առատաձեննութիւնն, սողութիւնն, արութիւնն, փղթ և յարատեւթիւնն. իսկ աստուածպաշտութեան մասին անոր գլխաւոր յատկութիւնն էր միամիւ և զերմեռանդ հաւատու։ Հմուտա աշխարհավար, գոյս պատերազմնի և քաջ բանաստեղծ էր։ Իւր սաղմոսներուն մէջ ապատարար կը յայտնէ իւր սիրար ողջոյն։ Սաղմոսներն են աստուածազգեցիկ երգեր, որ կը պարունակեն ոչ սակաւ մարդարքական պատութիւնն, և զորմանայի յարմարութիւնն ունին Աստուածութեան գուծութիւն եռանդի բերկուց յորշափ գտնուի Աստուածոյ ժողովուրդ յերկրի։ Թէեւ սաղմոսոր բուն և նախ Երայիցերէն լեզուաւ թնթլեհեմի հովիտներուն և Ախոնի բարձրութեանց վրայ երգսւեցան, բայց և այնպէս որեկցէ օտար լեզուաւ և քաջցր կը հնչեն, և սիրեկի բոսոր Գրիսամենայ սիրտերու ընդհանուր ոշ-

խարհի վրայ : Դաւիթ ռազմակրգութիւնը մուծանելով : ի պաշտամունք տաճարին, հին ծէսերուն վրայ աւելցուց կարեոր միջոց մը կրթութեան և շինութեան :

իսկ իրեւ թագաւոր, Դաւիթ էր երկելի օրինակ Քրիստոսի, և անոն ընդարձակելն իւր տէրութիւնը նոր երկիրներ նուաճելով, կը ցուցնէր Քրիստոսի համաշխարհական թագաւորութիւնը : Անոր թագաւորական ցեղը նորէն կենդանացաւ հոգեւորապէս յանձնէն Քրիստոսի, որ էր զաւակ Դաւթի ըստ մարմնոյ, ուստի ըստ Սուրբ Գրոց կը կոչուի “Որդի Դաւթին, և պիտի նստէր անոր աթուը :



Դպմենի : Ըստ ոմանց պյան առւնին էր որմէ կը հանուի լուծողական իւղը (Հքու եւ-ց) : Այս առւնկը արեւելքի մէջ կը լլաց բարձր ուժէ մինչեւ երկուանուն սոքը . մէկ տեսակն աւելի բարձր կ'ըլլաց : Այս առւնկին աերենները լոյն են, և վեց կամ հօթը բաժանեալ : Բայց որովհետեւ հիմա գիտցուած է թէ հին հնաւեկի մօտերը գեմենաւոյ տեսակ մը հացունելով կը արածեն անոր ճիւղերը

134

հողի կոշտերէ և ծառի ճիւղերէ շինուած տաղաւարներու վրայ որոնց տակ պարտիզզանի կը պատասխարուին Ասիական երկիրներու արեկին ոաստիկ տապէն, բաւական յայսնի եղած է թէ Արարեկն եւր կոչուած այս տունին է բուն Ցովանու գդմենին : Եթէ ն խօպը, “Մէկ գիշերուան մէջ բուսաւ, ” Յով. Դ. 10, բառականնշանակութեամբ առնուելու է, կը նշանակէ թէ Առուած “Հրամայեց, գդմենւոյն, Դ. 6, փոթացնել իւր աճումը, ոյնպէս որ մէկ գիշերուան մէջ գդմենին բուսաւ և ջովացաւ հրաշիւք :

Դերօն, Դեմոն, Ես. ԺԵ. 9, Դերան-փադ, Թօու, ԼԳ. 45, 46, քաղաք Գագոյ, Թօու, ԼԲ. 34, որ յետոյ անցաւ Ռուբենեանց, Ցես. ԺԳ. 17 : Էր գաշտի վրայ Առնոնի հիւսիսային կողմը, և եղաւ առաջին իջևան հորսյելացւոց, Առնոն գետէն անցնելին հոպը : Ցետոյ ուրեմն կը տանենք զպին Մովարացւոց ձեռքը, Ես. ԺԵ. 2. Երեմ. ԽԲ. 22 : Այս քաղքին հետքը կը տեսնուին զարդին Տիպան հողուած տեղը :

Դերօրա, Ֆըլս, Դ. մարգարէ, և կին Ղարիբովիթայ : Դատեց զիորայէլ, և կը բնակէր արմաւենց մը տակ ի մէջ Ռամոյ և Բնթելի, Դատ. Դ. 4, 5 : Կոչեց զիարակ, պատուիրեց անոր յարձակել Ախուրյոյի վրայ և յազթութիւն խոստացաւ անոր : Բարակ յանձն չուռաւ երթալ առանց Դերօրայի : Դերօրա գնաց անոր հետ, բայց բուռ անոր թէ ոյս արշաւանաց յաջողութիւնը պիտի ընծայուէր կնոջ մը և ոչ Բարակայ : Ցետ յազթութեան Դերօրա շնեց պանչելի յազթական երդ մը որ կը գտնուի Դատաւորաց գերբին մէջ, ԳԼ. Ե. :

2. Դայեակ Ուերեկայի որ իւր սահուն հետ եկաւ Ասորուց երկէն ի գանան, Մնագ. Խթ. : Դերօրա մեռաւ մօս ի Բնթել, և թաղոււցաւ մէծ պատուվ և խանդ պաշտանոք, Մնագ. ԼԵ. 8 : Այսպիսի գէպք մը զըր Մովուս ոյսպէս պարզորէն կը յիշէ, թէկ գեղեցիկ, հաղիւ արծոնի կը համարուէր յիշուելու մեր մեծամեծ պատութեանց մէջ, յորս

Բագաւորաց, երեկի քաղաքագիտաց և դու պատերազմողաց գործերը մանաւանդ կ'արձանաբառուին երեւ պանծալիք, քանի խոնարհ բայց բազմարդիւն կեանքի մը գորովալի յիշատակը:

Դիգութ, 1. Թռուն Գուշաց, Մննդ. Ժ. 7. և 2. որդի Յեկանայ, որդւոյ Արրահամու ի Քետուրայ, Մննդ. Խ. 3. Երկրորդ ևս էին նահապետք ցեղից որ ստէպ կը յիշուին ի Սուրբ Գիրու կը կարծուի թէ Գուշեան Դեղանայ սերանդը ընտեցաւ Հարաւային Արարիա, մօս ի Պարսկային ծոց, ուր կոյ կզզի մը զօր Արարացիք կը կոչեն Տատէն: Արրահամեան Դեղանայ սերանդը կը բրնակը մօս առ Եդովմայեցին, Երեմ. Խ. 8. Ուր որ Սուրբ Գրոց մէջ կը յիշուի սյս անունը, միշտ լաւ չի հասկցուիր թէ որ Դեղանայ վրայ է խօսքը: Հաւանականապէս Գուշեան Դեղանայ ցեղն էր որ վաճառականութիւն կ'ընէր: "Դեղանացւոց կարաւանները", կը յիշուին առ Եսոյեայ ԱԱ. 13: Դեղանեանիք կը յիշուին նաև առ Եզեկիէի, ԱԱ. 13, ընդ գոճառական թարսոի, և անսանիք էին իրենց առետրովն ընդ Փինքեցեցին:

Դեղապօլիս, (Ցունարէն բառերէն ուիս, տառն, և բախու, քաղաքը,) գաւառ ի Պաղեստին, որ ունէր տառն գլխաւոր քաղաք, յայսկոյս և յայնկոյս Յորդանանու, մանաւանդ յարեկից, Մատթ. Դ. 25. Մարք. Ե. 20. Ծ. 31: Հսո Պլինիեայ, ոյս քաղաքներն էին, Ակիթիոսպոլիս, Փիղադեղփիսա, Ռաֆանէք, Գագարաս, Հիպոսո, Գիտո, Պեղզա, Գերոսոս, կանաթա, և Դամասկոս: Յօփինապս Փիփանակ կանաթապի կը դնէ Ռառպոս: Թէւպէտ Խորոյելի սահմանին մէջ էր Դեղապօլիս, շատ սոտարականներ կը բնակէին հսն, ուստի և սոտր անունը պահէց: Թերեւ ու պատճառաւ որ այն գաւառնին մէջ շատ խոզ կը անսունուէր, Մատթ. Ը. 30. սովորութիւն մը որ արգելեալ էր ի Մովլիսական ու ըննաց:

Դեմտա, ժողովրուտա, գործակից Գողոսի ի թեսազնիկ: յետոյ Թ-

զուց զնա, կամ վհատելով գործին ծանրութենէն, և կամ հրապորեալի սիրոյ աշխարհի, կող. Դ. 14. Բ Տիմ. Դ. 10. Փիլեմ. 24:

Դեմետրիոս, դեմորտեան, 1. արծաթագործ Եվեստացի, որ կը շինէր յԵփեսոս Արտեմիոյ համբաւաւոր մեհանին օրինակները, զօրս կը վաճառէր սոտարականաց, Գործ. Ժ. 24-40: Տեսներով աւետարանին տարածումը, ոչ յԵփեսոս միայն, այլ և ի շրջակայս նորա, ժողվեց իւր արուեստին բանաւորներն, բոնով թէ այն նոր վարդապետութեամբ ոչ միայն իրենց շահը, հապա նաև պաշտօն մեծանուն, Գ Յովէ. 12: Թերեւ էր վերոյիշեալ Եվեստացի արծաթագործը, բայց այս կարծիքն ապացուցուած չէ, և ոչ մերժուած:

Դերբէ, փոքր քաղաք Լիկայունից ի փոքրն Ասիս, ուր Պոլոս ի Բառանարաւ փախան ի Լիւստրայէ, յամի Տն. 41, Գործ. Ժ. 19: Էր առատորուով Տաւրոս լիրանց ի հիւսիսյ, վեշտասան կամ եօթնետառն մզնն հեռի ի Լիւստրայէ: Յիշեալ երկու առաքեալք հոս շատ աշակերտ ստացան, որոց մէջ էր Թերեւ Գայիոս, որ յետոյ եղաւ գործակից Վոզսի, Գործ. Ժ. 20. կ. 4:

Դեփիս: Երբայցերէն Շեւել Յունարէն Հ-ուի բառերն ընդհանրապէս կը թարգմանուին դիմուտ, և շատ անդամ կը նախակեն մեռելոց հոգիներուն տեղը, Սազմ. Ժ. 10. Ես. Ժ. 9: Հսո էր մեծասունը յեա թաղման իւրոյ, Ղուկ. Ժ. 23: Հին կառակարանին վերոյիշեալ համբաներն ի այլք կը ցուցնեն թէ անհնան և անոնց կարծիքը որ կ'ըսնեն թէ Երբայցերը հանդերձեալ կենաց վրայ գաղափար չունէին:

Դիմուտ բառը հառարակօրէն կը ցուցնէ պատճյ տեղ մը հանգերձեալ աշխարհին մէջ, և նոր կառակարանին Յունարէն բնագրին մէջ

կը ցուցուի գեհեան, ինսով չոր, բառով։ Տես Ենովմ։ Բ զես։ Բ. 4, ապօտամբ հրեշտակաց համար Յունարէն բնադրին մէջ կ'ըսուիթ թէ ինկան “Տարտարոսը”, քանզի Յունարէն պյու անոնման կը տրուեր գծուից ներքին անդունդին։ Աւրիշ բառեր ալ կան գործածուած որ կը ցուցնեն աշխաւոր տանջանքը զոր պիտի կրեն հոն դատապարտեալք։ Չուրօրինակ կը կոչուի “արտաքին խաւար”, “բոց”, “հնոց հրզյ”, “անշշջ հուր”, “կրակ և ծծումբ”, պյուղըն հանդերձ, Մատթ. Ը. 12. Ժ. 4. 42. Իթ. 13. Իթ. 30, 41. Մարկ. Բ. 42-47. Յուլ. 13. Յայու. Ի. 14. Դժուից թշուառութիւնն է զրկումն ի աեսութիւնէ և ի սիրոյն Աստուծոյ, երջանկութեան ամէն ողբերէ անմասն մար, մշտնշնաւոր մեղք, իղճի խոյթ վասն անցելոյն, չար կիրքեր, Աստուծոյ արդար բարկութեան ճանաչումը, և աւրիշ ամէն առապարհ հոգույ և մարմելոյ որ բանակն հետեանք են իղաց, և զօր կը պահանջէ Աստուծոյ օրէնքն իրեւ պատիժ։ Տանջանաց սաստակութիւնը հաւասար պիտի ըլլաց յանցանաց աստիճաննին, Մատթ. Ժ. 13. Իթ. 14. Ղուկ. Իթ. 47, 48 եւ պյու պատիժնը ըիտի ըլլան յաւիտենական, ինչպէս է երկնից երանութիւնը։ Աստուծոյ վրէժինդրութիւնը պիտի շշադրի տեղալ գասապարտեց զիւուն, և պիտի ըլլաց միշտ “գալու բարկութիւն”։

Դիմա, դուռիւլ, դուռար Յակոբոյ ի լիսյէ, Մնադ. Լ. 21, անոր մի մրացն գուսարը որ կը յիշուի Սուրբ Գրոց մէջ։ Մինչ Յակոբոյ բնտանիքը կը բնակիր մօս ի Սաղէմ, Դիմա անգդուշութեամբ ընտելացան գանահացի տղջանց, և մասնուեցան հրապուրքի հնարից պյու երկրին երիտասարդ իշխանին Ավեգեմոյ. բայց շմառն և Ղեկ, եղբար Դիմայի, անագորոյն կերպով վրէժ ինդրեցին իշխանէն, ի մէծ ցաւ իրենց հօրը Յակոբոյ, Մնադ. Լ. Պ. Խթ. 5, 7. Կ'եւսէի թէ Դիմա ողջ էր, մինչ Յակոբ գնաց կդիմուս հանգերձ ընտանեք։ Դիմանեփաս, ոսուու-ուղեցէի, մին յատենակալաց Արթագոսի յԱ-

թէնս, որ գարձաւ քարսզութեամբ Պօղոսի, Գործ. Ժ. 34. Ըստ աւանդութեան, Դիմանեփաս անուանի էր զիտութեամբ, և ձեռնադրուելով ի Պօղոսէ եպիսկոպոս Ալեքսանցոց, յետ րազուր աշխատանաց և նեղութեանց, կատարեցան հրով։ Դիմանեփասի ընծայուած մատեանք հարազատ չեն, այլ են գործ անձանօթմատենագրի մը շարրորդ կամ հինգերորդ գարուն։

Դիմա, Հայերէն՝ Արամազդ, Պըւաւոր ղիկ կուապաշտ Յունաց և Հովովմայեցոց, Ըստ Յօնաց կը կարծեւ որդի կառունոսի և Հերայ, ծրագալ ի կրեստ, ինչ չար, իլր և անասնային յանցանք որ կոյ մարդոց մէջ, Տէթ անսուական գիշարանութիւնը բուրն ալ իրրե. յատկութիւն կ'ընծայէ պյու աստուծոյ։ Բայց և պյուպէս կը նկարագրուէր միշտ կերպարանօք և գնացիք ազնիւ և փառահեղ։ Լիւսորացի սամիկն զիտանորան համարեցաւ Դիմա, Գործ. Ժ. 12, 13. Ժ. 35.

Դիմատրէփենս, առաւել է Դիմու, ազդեցութեան տէր անդամ, թերեւ պաշտօնեայ, նախկին եկեղեցիներէն մէկուն։ Ըստ Յովհաննու, Դիմատրէփենս էր նախանձու և փառատէր, և բանարար կը հանէր եկեղեցին բարեպաշտ Քիբետունեաները, Գ Յոհէ. 9, 10։

Դիմանար։ Տես Սատանա։

Դոգացիք կամ Ռոգացիք, Ա Մնաց. Ա. 7. Ժողովուրդ սերեալ ի Յարեթէ Յաւանաւ, Մննդ. Ժ. 4. Առոնք, ըստ վերոզիեալ համարի մացորդաց, և ըստ ստուգարանութեան անուան, հազորդակցութիւն ունէին Հոգոս կզգւցն կամ սրիշ սեղլոյ մը հետ որ էր Միջերկարան ծովուն հիւսիսային եղեւըր։

Դովեկ, Եւլու, Եդովմայեցիք, վերակացաւ հօմից Սաւուզէկ։ Մինչ էր ի նոր, տեսնելով Աքիմեկոսյ քահանապատէրի բարեկամական ընդունելութիւնն առ Դիմիթ, մինչ պյու վերջնը կը ժախէլը Սաւուզէն, գնաց իմացուց Սաւուզոյ քսութեամբ։ Սաւուզ պատեհ առիթ համարեցաւ պյու գէղքը վրէժ ինդրել անձեղ գահանային, և մինչ Սաւուզի ծա-

առներէն ոչ ոք յանձն առաւ սպաննելի Աստուծոց քահանան, ստարական հիմանաօք, Իօվեկ, յանձն առաւ կատարել թագաւորին վաս հրամանը: Դավեկ ոչ միայն սպաննեց զԱքիմելէք և ուրիշ ուժուուն և չըստ քահանայ, ոյլ և քաղաքին ուր անոնց կը բնակէին՝ ուրէ անցուց, Աթագ. իԱ. իԲ. Դաւիթ կը գուշակէ անօրէն դահճին վրայ գալու պատուհասը, Սաղմ. ՄԲ. ձԻ. ձԹ.:

Դավիր, որքայանիստ քաղաք Քանացոց Միջերկրական ծովուն վըրայ ի մէջ կեսարեայ և կարմերոս լիրին. առնաւելէն եւքը արուեցաւ Մահատէի, Յես. ՓԱ. 2. ՓԲ. 23. ԺԷ. 11. Գ Թագ. Գ. 11. Ա. Մնաց. Ե. 29. Հիմա փոքր հաւահանգիստ է, իրը 500 բնակչւր:

Դաւամ, ցեղ և երկիր իսմայելաց. աց յԱրարիս, Մննդ. իԵ. 14. Ա. Մնաց. Ա. 30. Ես. 11. Ա. Անտարակոյն նյոյ է որ հիմա կը կոչուիք Արարացիներէն քարուս Դուման, և, Դումա Ասորւց, Արարիս և Ասորւց անապատին սահմանագլուխը, բերդով մը:

Դաւա: Արեւելեան պարապաւոր քաղաքաց գուաներն էին ընդհանրապէս ի փայտէ, Դատ. ՓԶ. 3, յանախ երկաթապատ կամ պղնձապատ, Սաղմ. ձԷ. 16. Ես. ԽԵ. 2. Գործ. Ժ. 10, ամրացեալ նդք և գուանափակօք, Բ Օր. Գ. 5. Գ Թագ. Գ. 13. Դումաներուն կից կը ընդուեկին աշտարակներ, Բ Թագ. ՓԼ. 24. 33. Քաղաք մը ընդհանրապէս առնուած կը համարուէր, երբ կ'առնուէր գուալը, Բ Օր. ԽԲ. 52. Դատ. Ե. 8. Ռւասոյ գուաւ, երբեմն կը նշանակէ զօրութիւն, իշխանութիւն, դրեմիւ նյոյ մոռք, որով ուղթանակուն արդունիքը կը կոչուիք Դումա: Ասուած կը խոստանայ Արարահամութէ անօր զաւակը պիտի տիրէ թշնամեաց գուաներուն, ոյսինքն՝ անոնց քաղաքներուն և ամրացներուն, Մննդ. իԲ. 17. Այսպէս նաև "գծուիքին գուաները, կը նշանակէ գծուիքին զօրութիւն կամ նյոյ իսկ գծուիք":

Արևելեան քաղաքաց մէջ կար միշ հրապարակ մը իւրաքանչիւր դրան քով, և էր վաճառանոց և

դատաստանարան միանգամայն, Մնն. իԲ. 10-18. Հառութ Գ. 1-12. Բ Օր. ԺԶ. 18. իԱ. 19. իԵ. 6. 7. Ասակ. իԲ. 22. Ամնդա. Ե. 10, 12, 15: Հնն կը ժողովաւէր նաև ժողովաւրդն իրեն զրօսանաց տեղ, Մննդ. ԺԹ. 1: Աւատի "գուալը նստազներու կը կոչուին ծվլը և դատարկապորոտք որ արբեցողներու հետ ընկեր էն, Սաղմ. Աթ. 12: Այս հասարակաց տեղերուն տիրութենէն և միայնութենէն կը հասկցուէր թէ ոգոյ մէջ էր քաղաքը, Ես. 1. Եթ. 31. Երբ. 2: Նաև հան հասարակաց ծանուցումներ կ'ըլլային, և մարդարէք կու տային իրոնց պատգամները, Ասակ. Ա. 21. Ե. 3. Ես. իթ. 21. Երեմ. ԺԷ. 19. իԶ. 10: Յանցաւորներ կը սպանուէին քաղքին դրան մօտ, բայց գուալը, Գ Թագ. իԱ. 13. Գործ. Ե. 58. Երբ. ԺԳ. 12: Ցղիք համար իր գուալը բարձրացնող մնացը կը փաթացնէ իր կործանումը, Առակ. ԺԷ. 19: Դումա բոլորովին բանալ կամ վերցնել նշան էր ուրախութեան և ողջունելոյ, ինչպէս երբ Փրկիչն համբարձաւ երկինք, Սաղմ. Իթ. 7. 9. և նոր Երբուաղեմի զրունք, որ բաց էն երկրաւոր քաղաքաց դրանց հակառակ ողբ գիշերները ինամով կը զոյցնին և կը պահպանէին, կը ցուցնէն այն լուսոյ աշխարհն ընակշաց երջանիկ պահհովութիւնը, Յայտ. իԱ. 25:

Դաւաթ, գաշտ ի Բարեկլոն ուր Նարուգոդնոսոր հանգնեց իւր սպակուէին պատկերը, Դատ. Գ. 1:

Դպիք: Տես երես 138:

Դանապանք կը պահպանէին հաստրակ մարդոց նաև քաղաքաց գուաները, Բ Թագ. Ժ. 26. Դ Թագ. Ե. 10. Մարկ. ԺԳ. 34. Յովհ. Ժ. 3: Դանապանք տաճարին էին կ'առաջիք, ժամանակ մը չըստ հազար թուով, գաւ գաւ բաժնուած, Ա. Մնաց. ԺԶ. 42. Իթ. 5: Առնդ կը կ'նային պահպան ամէն դրան քով, և երբ իրենց կարգը կու զ ար գունապանութեան, տաճարին սպասաւորութիւնը կ'ընէին, Ա. Մնաց. ԻԶ. 1, 13, 19. Բ Մնաց. Ը. 14. Ե. 15: Գիշերուան լուս ժամերը կ'անցունէին փառարանութեան եր-

գերով, Սաղմ. ձևի : Բ. Մհաց. իդ. 2-19 համարներուն մէջ կը յիշուի պյա Ղետացւոց հաւատարիմ ծառայութիւնն ի պաշտպաննել զՊովաս և սպանանել զՊոթողիա :

Դրախտ, կը նշանակէ պարտէզ կամ ծառաստան : Երրայեցերէն կտն, պ-րորել, կը գործածուի նոյն մոգ, նէեմ. Բ. 8. Ժողով. Բ. 5. Երդ. Դ. 43 :

Եօթանասունք կը գործածեն գրախտ բառը երը կը խօսին Եգեմայ պարտիզին վրայ ուր Աստուած գրաւ զԱդամ և զԵւա : Այս հռչակաւոր զպարէզն արգարե հասարակորն կը կոշուի ներկրաւոր գրախտ», և գրեթէ չկայ աշխարհին վրայ տեղ մը ուր փնտառաւած չէ գրախտ : Տես Եդեմ :

Նոր կատարանը, Եդեմական գրախտն ակնարկելով՝ գրախտ կը կոչէ այն տեղն ուր երանելեաց հո-

գիները կը վայելին յաւիտենական երանութիւն : Այսպէս մեր Փրկիչը խաչին վրայ ըստա զզջացեալ աւսազին, «Այսօր իմ հետո գրախտին մէջը պիսի ըլլաս», Ղուկ . իդ. 43 . Պօղոս իւր վրայ խօսելով յերորդ գէմս, կըսէ . «Գիտեմ անանկ մարդ մը, որ գրախտը յափշտակուեցաւ ու լեց չպատմուելու խօսքեր, որ մարդու արժան չէ խօսիլ», Բ. Կորնիթ . Ժ. 4 : Եւ Յայտնութեան մէջ, Բ. 7. Ի. 14, կենաց ծառը, որ բնական վայելչութիւնն եր գրախտին ուր կորուեցան անմեղութիւնն երջանկութիւն մարդուն, գործածուած է ցուցնելու այն աշխարհը ուր անմեղութիւնը և երջանկութիւնը նորէն պիտի հաստատաւին կատարելապէս և յափշտեանս :

Դրամ, Եզր. Բ. 19, ոսկի դահեկան Պարսկից, որպէս արժէքն եր եր հնագ թալէր :



Դպիք, եր հին Երրայեցւոց մէջ գրելու և հաշուելու վարժ անձ, Դատ . Ե. 44, որ իթագաւորին հրամանները ժողովրդեան կը հաղորդէր, այժմու աէրութեանց ատնանադպիրներուն պէս, Բ. Թագ. Ը. 17. Ի. 23. Հին անձեսութեան վերջին ժամանակները մանաւանդ յետ գերութեան, և նոր անձեսութեան սկիզբը, գոյիր կը կոչուէին Հրէական օրինաց հմուտ անձինք, վարդապետ կամ մեկնի օրինաց : Այսպիսի եր Եզրաս, «Մով-

սէսին օրինացը արտգագիր գոյիր», Եզր. Ե. 6. Ա. Մհաց . ի. 32 : Նոր կտակարանին մէջ յիշուած գոյիրը կին գաս մը մարդիկ որ Սուրբ Գիրելը զահելու և հասկցնելու կրթուած էին : Ասոնց պաշտօնն եր այն գիրքերն օրինակել, անսոնց մէջին տեղերը բացատրել, և օրէնքին արտըոցնելունց վերաբերեալ ինդիրներ լուծել, Մատթ . Բ. 4. անդեւկ էին մահաւանդ այն մեկնութեանց և աւանդութեանց ըրով Հրեայք

սովոր էին եղանել օրէնքը, Մատթ. Ժ. 4-6 : Հրեայ մատենագիրք ժազողդեան վարժիչները կը համարին զդպիրու : Այս գողիքը կը կատարէին իրենց պաշտօնը ժամանակ ժամանակ ժողովուրդը հատպելով ամէն քաղաքի մէջ, օրինաց վրայ ընտաներար խօսելու կամ վիճարանութեան իրենցիներ յարուցանելու համար : Դրպաց ազդեցութիւնն հարկաւ մեծ էր . անոնց շատերն անդամ էին Հըրէից ժողովին, և կը գտնինք զանոնք սուէպ յիշուած ծերոց և քահանայապետաց հետ, Մատթ. Ե. 20. Ե. 29. Ժ. 38. Ի. 18. ԻԱ. 15 : Փարագուցոց պէտ ասոնք ալ սաստիկ հակառակորդ էին առաջին, և քահանայից ու Խորհրդականաց հետ միարան էին հալածել զիփուու և զայշակերտու նորա, քանզի քիչ անզեկութիւն ունեին գրիտոսի կայ զրմէ Մսվես և մարդարէց գրեցին : Նյոն անձինք որ գողիք կը կոչուին Աւետարաններէն միզոյ մէջ, ուրիշ Աւետարանի մը համապատասխանող համարներուն մէջ կը կոչուին օրինակուն վարդապետորինաց, Մատթ. ԻԲ. 35. Մարկ. ԻԲ. 8 : Աւատիք “գողիքը բարը կը դարձածուի նաև սումամբ և իրմասութեամբ անուանի անձանց համար, Ա. Կորնթ. Ա. 20 :

Դիրաւսիզա, Յօնա-Ռուբել, կրտսերացոյն գուստը Հերովդի Ագրիպպայ Ա., և քյոր կրտսերոյն Ագրիպպայ և Բերենիկեայ : Դիրաւսիզա անուանի էր ինչպէս գեղցկութեանը, նյոնպէս յայրաց վարուց համար : Նախ ամուսնացաւ նոդ նպիփանու, որդ Եղին Անտիքոյ թագաւորին կոմպէնայ, սա պայմանաւ որ նպիփան պիտի ընդունէր Հըրէից կրօնքը . բոլց յետոյ երբ նպիփան չուզեց թլփասիլ, Դիրաւսիզա արուեցաւ կին իւր եղբօր. մէն Սմեռյի թագաւորին Ազիզորի : Երբ Փեղիքս եղաւ կուսակալ Հըրէատամբ, համեց զիրուսիզա Թուզուլ իւր սյուր և կրօնքը, և ըլլալ անոր կին : Զօդոս ասոնց առջեւ վրկայեց դրիտունէական կրօնքին ճըշմարտութեամբ, Գործ. ԻԴ. 24 : Դրուսիզա և որդին յետոյ սրբմն կորսուեցան վեսուվ իւրան բորբում ներէն մէկուն ատենը :

Դիօրայիմ, առջեւ ուր Յովուէփ վաճառեցաւ իսմայելացւոց, Ծննդ. Լ. Ե. 17, և ուր Ասորիք հարան կուրութեամբ բանիւ Եղիսէի, Դ Թագ. Զ. 23 : Դիօրայիմ էր Ասորւաց երկրէն Եգիպտոս աննող մեծ ճամբռւն վերայ, իրեն մետասան մզոն գէպ ի հարաւ ի Սամարիոյ :

Ե

Իան, Եհսվա բառին երբայսկան համառօտութիւնը, Սաղմ. ԿԲ. 4 : Յաճախ կը տեսնուի Երբայցերէն բարդ անուանց մէջ, ինչպէս Ագունիր, Մաղոքիս, Ալշուսիս, որոց վերջին վանկն Երբայցերէնի մէջ նոն է :

Երեք, 1. Նահապետ Երբայցեցւոց, Ղուկ. Գ. 35 : Տես Երբայցեցիք :

2. Կենեցի մին, սերունդ Յորարու, աներոյն Մովսէսի : կը բնակէր Քահանացւոց երկրին հրւսիսոյին մասը, և կ'երեկի թէ իր ժամանակին նշանաւոր անձանց մին էր : Ասոր կինը, Յայզէլ, իւր ձեռքովը սպաննեց զԱբարա, Դատա . Դ. 44, 47. Ե. 20 :

Երբայցեցիք, Արբահամու սերընդեան այն ճիւղը որոյ բնիկ տեղին էր յերկրին աւետեցաց : Երբ յեցի անունը նախի Ծննդ. ԺԴ. 13, արուած է Արբահամու, և ընդհանրապէս կը կարծուի ծագեալ յԵրեբոյ, երկայնակեաց նահապետաց վիրջինէն : Երբէր անօսաւ իւր սերնդեան վեցերորդ ճնոննը, յարօց մին էր Արբահամու : Երեք քան զանենայն նախնիո իսահակոյ և Յակոբոյ աւելի ապրեցաւ, այնպէս որ յետ մահուան Արբահամու տոկաւին կենդանի էր քանի մը տարի : Կ'երեկի թէ Հըրէայք պյոն ատեն օտար ազդերէն կը կոչուէին Երբայցիք, մինչ անոնց ընտանի անունն էր Խորայելացի : Խորայելացիք յետ ժամանակաց Յուգա անունն էի հչւացան Հըրէայք, Այսինքն բնակէցք Յուգայի Երկրին կամ Յուգայատանի որ Հոյերէն կը կոչուի Հըրէատանի, Դ Թագ. Ժ. 6 :

Հըրէից նախահայրն, Արբահամ, էր հօգիւ թափառական, որոյ գիլաւոր գոյքն էին հօգիւ հաշանց և անգէոց,

բայց չուներ հաստատուն բնակութիւն, այլ ըստ պիտոյից ժամանակն ըրպէ և արօտի համար կ'երթար տեղէ տեղ: Այսպէս իրքեւ վրանաւակ ապրեցաւ Քաղղէացւոց Ուր քաղզքը, և ապա ի խռան, ուստի գալու նահկեցաւ, ոյսնակէս իրը վրանաբնակ Քանանաւ երկիրը զոր Աստուած Խոստացաւ տալ անոր զաւակին: Որդին և թոռը, Խահակ և Յակոր, յաջորդեցին Արքահամն: Նախանամութեան զորմանալի հարդադրութեամբ, Յովսէփ, Յակոբոյ որդւոց մին, եղաւ փոխարքոյ յԵղիպտոս, և ոռվի մը ժամանակ հրափրեց իւր Հայորը Հանդերձ ընտանեաց գալ ընսկել յԵղիպտոս: Յահորայ սկրնենք, Խորյշելացիք, չըր հարիւր երեսուն տարի ընսկեցան հնն, և էին ստրուկք Եղիպտացաց: Այս արկութենէն ազատեց զանոնիք Աստուած ի ձեռն Մովսէսի, որ հանեց զանոնիք մեծամեծ նշանոք և արաւետափոք Եղիպտոսէ և տարաւ ի Աթիա, ուր Աստուած տռաւ անոնց եւր օրէնքը, և ապա, յետ քառասուն ամ Թափառեցնելից յանապատին, ըբրաւ զանոնիք խոստացեալ երկրին սահմանը: Հնոն մեռաւ Մովսէսի, և յաջորդեց անոր Յեռու որ նուանեց ցանկալի երկիրը, և վիճակաւ բաժնեց զպին խորշ ելի ցեղերուն: Այն ժամանակին հետէ Խորյշելացիք կառավարուեցան յանուն Եշովայի, իշխանք, ուստաւորք կամ նահապետք, մինչեւ Սամոնելի ժամանակ, մինչ հառավարութիւնը քիութելով եղաւ միապետական, և Սաւուզ օծաւ թագաւոր: Դասկիթ, մասնուկ հովիւ, բայց այր ըստ սրբին Աստուածոյ, թագաւորեց զինի Սաւուզի, և եղաւ նախահայր նոր ցեղի մը որ թագաւորեց Երուղիմ մինչեւ ցիսպաս նուանուն երկրին ի Քաղղէացւոց: Ասկիյն առ Որոպենամաւ թուամբ Դաւթի տասն ցեղք ապաստամբելով կամումցին Խորյշելի թագաւորութիւնն ուրցին Ցուգայի թագաւորութենէն: Այս երկու թագաւորութեանց մէջտեղ, այն է Ցուգայի և Խորյշելի, եր միշտ թշնամութիւն և յաճախ պատերազմ, որ չվերջացան եթէ ոչ երկու

ազգին և ու մեծագյղ մասին գերութեամբն ի Բարեկամն, ի Մարտ, և պյուռը Յետ եօթանասուն ամի գերութեան, Հըեկ մէկ փոքր մասը միայն գարձաւ իր երկրը, և շինեց նոր տաճար յԵրուսաղէմ, և ջանաց կանոնել ազգը, բայց Հարկ եղաւ անոնց կուսիւ, նախ առ Մակարայեցովք, ընդդէմ Սեմեկեան թագաւորաց, (առեւ Երուսաղէմ), և առա ընդդէմ Հռովմայեցոց, որք, յետոյ ուրեմն առ Տիտոսիւ առին զԵրուսաղէմ և ըրբն հիմնայտատակ յամի Տն. 70-71. Թէպէս Երուսաղէմ վերստին շինուեցաւ յետոյ, Հըեսչք չկրան այլևս ստանալ իրենց անկախութեւնը, այլ կան ցրուեալ երկրին բոլոր ազգաց մէջ, բայց կը պահէն իրենց ազգային յատկութիւնները, և կը բնակին իրեւ օտարական, նու մանաւանդ իրեւ ուրցյն ցեղ կամ ճետ :

Ըստ Յովանեպոսի, Երայեցւոց կառավարութիւնն էր աստուածպետական, այսինքն՝ կառավարութիւնն մը որոյ գերադայն իշխանն էր Աստուած, և ամոր համամանին համեմատ կը կառարու էր ամէն ազգային գործ. Այս կառավարութիւնն արդարեւ փափակութիւններ կրեց առ Մովեսին որ Հըեկ օրէնսդիրն էր, առ Յեսուաւ յաջրդաւ նորա, առ գատաւորօք, առ թագաւորօք և առ քահանայապետօք : Բայց բոլոր այս փոփոխութեանց մէջ Աստուած կը նկատուէր միշտ իրեւ թագաւոր իսրայէլի, թէպէս միշտ միւնքն կերպազ չէր քարէր իւր իշխանութիւնը. Առ Մովեսին, կը բնակէր ժողովորդեան մէջ ինչպէս թագաւոր մը իւր պատասխան կամ բանակին մէջ. միշտ պատրաստ էր պատասխան տալ անոնց, հարկաւոր օրէնքներն հրատարակել, և ամէն բանի համար տալ իւր պատուէրները : Աստուածպետութեան ժամանակը բան այս էր, բառին անձակ թեամբ. Առ Յեսուաւ և յատաւորօք գրեթէ միւնքն իւր. քանզի Յեսու լցեալ այնու ոգւով որով վառեալ էր Մովես, բան մը չէր ըներ առանց հարցնելու զԱստուած. միւնքն, այսինքն գատաւորօք, էին առաջնորդք զօրս կը յա-

բուցանէր ինքն Աստուած աղասել զիրայշէլ և վարել զնօսա յիւր անուն։ Խորայելցաւց թագաւոր իմրդրելը խռովեցաւ զվամուէլ, այս ժամանակին մարդարէ գատաւորը, քանի վել Սամուէլ համարեցաւ ոյս ինդիրն իրրե մերժումն աստուածպետական եշխանութեան, Ա Թագ. Ը. 6, 7։ Աստուած հաճեցաւ կատարել ժողովրդեան ինդիրը, բայց միշտ պահեց իւր գերագոյն իշխանութիւնը, և ամենէն հնազանդութիւն կը պահանջէր։

Երրայեցւց կրօնը կրնայ նկատուիլ այլեայլ կողմանէ, ըստ պյառի ժամանակաց ազգին։ Առ հահապետոք, Աստուած կամքը կը որդիւն ուղղակի Աստուածէ յայտնութեամբ, պաշտօն կը մատուցանէին Աստուածոյ ազօթիք և զոհիք, հակառակ էին կառպաշտութեան և ամբարշառութեան, կը կատարէին թղփատութիւնն իրրե կնկը ուխտին Աստուածոյ ընդ Արահայածու, և կը պահէին այս օրն ինչները զրոյ Աստուածոյ շնորհաց լոյսը և հաւատաբը կը ցուցնեն անոնց որ միամուութեամբ և հաւաստեաւ կը փնտռեն զԱստուած, անոր արդարութիւնը և ճշմարտութիւնը։ Կ'ապրէին սպասելով Մեսիայի, Յանկալոյն ամենայն ազգաց, գալ լնուլ անոնց յշսերը և փափաքները, ուսուցանել և օրհնել զանանք։ Այսպահ էր կամքին Արահամու, Խահակոյ, Յակոբոյ, Յովանիոյ և որոց ի կարգին, որը պահէցին Աստուածոյ պաշտօնը և նըշմարիտ կրօնից աւանդութիւնը։ Յետ Մովսիսի, Երրայեցւց կրօնին եղաւ աւելի որոշ, և արարողութիւններ, օրեր, ծոսեր, քահանաներ և զոհիր սահմանուեցան մեծ ճշգութեամբ։ Այս անհետութիւնը պատկեր կամ օրինակ միայն էր աւելի կատարելոյ մը որ պիտի յառնէր ի յատին ժամանակո, երբ գար Մեսիայն, և բերէր կեանք և անմահութիւն ի լոյս իւր աւետարանով, և ընէր լի քառութիւն վասն մեզաց աշխարհ։ Տես Օրինակ։

Երկայն ժամանակ Եգիպտոս բնակելով, Երրայեցիք ստացան սաստիկ միտում մը ի կռապաշտութիւն,

այնպէս որ Մովսիսի ոչ հրաշքները, ոչ զանանք կռաց պայտոններէն ետ պահելու զգուշութիւնները, ոչ օրինաց խսուութիւնը, և ոչ խորայելի բանակին մէջ Աստուածոյ ներկայաւութեան ֆատաւոր նշանները, կըցան յաղթել այն շարաշշուք միտման։ Գիտենք թէ ի՞նչպէս զիւրաւ, յանձն առին պաշտել ոսկեղէն որթը, մինչ այն ինչ ականատես եղուծ էին այնպիսի աստուածոյին պանչելեաց։ Սաւուզ և Դաւիթիթ իրենց բորոր ճութեամբը չկըցան ի սպառ վեցնել այն հնացեալ ախտը։ Խրայիւացիք եթէ ոչ յայտնի, գէմ գաղտա կը հետեւին հիթանսասական սնուտի ոսքորութեան։ Կը զոհէին բարձր անդիր, և կ'երթային դիւթերու և հարցուիներու։ Այսզմոն անզ ամ որ ընտրուած էր Աստուածոյ տաճարը շինելու։ Եղաւ գայթի ակզսիթեան քար Աստուածոյ ժողովրդեան։ Փիւնիկեցւոց, Մովարացւոց և Ամմանացւոց աստուածներու բագիններ կանգնեց, և ոչ միայն թշլ տուալ իւր կահանց իրենց հոյրենի աստուածները պաշտել, այլ և ինք փոքր ի շատէ իսունարչեցաւ անոնց պաշտօններուն, Գ Թագ. ԺԱ. 5-7։ Անոր յաջորդներէն շատերը ցուցին նոյնպիսի ուղկարութիւն։ Յերրորդամ եմոյժ իսրայելի մէջ սոկեղէն որթուն պաշտօնը, որ այնպէս խոր արմատացաւ որ անհնար եղաւ արմատախիլ ընել զոյն։ Այս պատճառաւ Աստուած մատնեց զերրայեցիս անոնց թշնամիներուն ճեռքը, ի գերսւթիւն վարել և ցրուել զանանք։ Տիես կռապաշտութիւն Յետ գերսւթեան կը թուի թէ բոլորովին, ի բաց կացին Հրեայք կռապաշտութենէ, բայց տակուին զեղծ էին և հեռի յԱստուածոյ, և երբ լցին վերջապէս իրենց յանցանաց բաժակեր մերժելով և ի ի բաշ հանելով փառաց Տէրը, արմատախիլ եղաւ և ցիր ու ցան երկրիս րուր երեսին վրայ ստար ազգերու մէջ։ Երրայեցերէն լեռուին համար տես Լեզու։

Հուեց ազգին մինչեւ ցայսօր մեաբ իրեւ տարբեր ժողովուրդ ուրիշ բոլոր ազգերէ, առանց հակառակութեան հրաշք է և պատճառ կու տայ

մեզ սա գիտություններն ընելու .

1. Հրեայք ցրուեալ են բալոր աղ-
դաց մէջ, և կը գուշուին ոչ միայն
Ներսպայի և Ամերիկայի, ոյլէ ի
յետին ծայրն Ասից, ոյն իսկ ի թի-
պէդ և ի Զին: Հրեայք շատ են ի
Պարսկաստան, հիւսիսային Հնդկաս-
տան և ի Թաթարիստան, և ուր որ
ճանապարհորդ կրնայ երթալ: Են,
ինչպէս ինքեանք կը ընեն, սերունդք
տասն ցեղից որ գերի տարուեցան
Ասորեստանի թագաւորներէն: Հատ
են նաև յԱրարիս, յԵթիպատոս, և
ընդ բոլոր Աֆրիկէ:

2. Մարդոց մեծագոյն մասը միե-
նոյն կերպով կը վարսի անոնց հետ
ոյսինքն՝ տուելովթեամբ, թշնամու-
թեամբ և արհամարհանք: Անցեալ
դարուց մէջ անթիւ զրկանք և տա-
ռապանք գիզուեցան անոնց վրայ:
Դեռ քիչ ժամանակ է որ աւելի
արդարութեամբ կը վարսին անոնց
հետ Եւրոպութիւններէն ունակ:
Բայց ընդհանրապէս դուն
ուրեք ապահովութիւն և խաղաղու-
թիւն կը վայելն:

3. Ամենայն ուրեք կը պահէն իրենց
մասնաւոր օրէնքները, զորինակ՝
թլփատութիւնը, զօր կը կատարեն
ըստ հայրենի օրինաց, քաւութեան
մեծ օրը, նաև շաբաթը կամ հան-
գըտեան օրը որ բուն շաբաթը օրն
է ոչ թէ քրիստոնէից շաբաթն, այն
է կիւրակէն: Որչափ հնար է ճշդիւ
կը պահէն նաև պատեքը, պյուիքն՝
Հրեական զատիկն առհասարակ:

4. Բամնուուծ են այլեւայլ ազանդ-
ներու: Ասոնցմէ ոմանք կարի իմն
յարեալ են բարունիներուն աւան-
դութեանց, և Դամլուտին մէջ
Հրամանյուած տեսակ տեսակ պատ-
ուշներուն: Ալլէք, ինչպէս Դա-
րայիդ կուլուածները, արհամարհան-
քը կը մերժեն այն աւանդութիւն-
ները և պատուէրները, և Զին կտո-
կարանին միայն կը յարին: Եւրոպայիք
Հրեկ մեծագոյն մասը, և անոնք
որց դրուածները ծահօթագոյն են
մեզ, բարունեան են, և կրնան նախ-
նի Փարբուեցաց ազանդէն համար-
ուիլ:

5. Հրեայք ամէն տեղ կը համա-
րին զՀրեաստան իրենց սեպ-

հական երկիրը, և զԵրուսաղէմ իր-
են իրենց մայրաքաղաքը: Ուր որ
բնակին, և որչափ և բնակին, կը
փափազին մշտ իրենց հայրենի երկ-
րին, և ամեննենին չեն հաւանուեիր ու-
թիւ ազգի: Այնպէս կը հաւասան
թէ կորսուած չեն իրենց հայրենիքը
և պիտի չկորսունցնեն. և այս կարծիքը
կը հաղորդեն իրենց զաւակներուն:
Օտար քաղաքի մը մէջ որչափ հան-
դիստ և անդորրութիւն և վայելնեն,
կը յուռան տեսնել զԱլիոն և զԵրու-
սաղէմ միասնագամ կենդանացեալ
իւր ամիւնէն:

6. Հրեկ ազգին թիւը հարեանցի
կերպով հաշուուեցաւ քանի մը տա-
րի առաջ ի ինդրոյ Նարոյէնի Պո-
նարարգի, և չենք գիտեր ինչ աղ-
բիւրէ առնուելով ցուցաւեցաւ հե-
տեւեալ գումարը:

Թիւը կը 1,000,000

Պարագանատան, օին և 300,000

Հնդկաստան՝ Արևոպա, 4,700,000

Արևմտեան Եւրոպա, 3,000,000

Այս թիւը շատ նուազ է: Մալ-
թէպրուն զՀրեայս համարի իրեն
շորս և կամ հինգ միլիոն:

Երբայցիս, բուզը առ: Նպատակ
այս թուղթին, որ Նոր կտակարա-
նին կարեւորագոյն գրաւածներուն
կարգը քասուի, եր ցուցնել Հը-
րեկ, նոյն իսկ անոնց գիրեբեկն,
Քրիստոսի աստուածութիւնը, մարդ-
կութիւնը, քաւութիւնը և բարե-
խօսութիւնը, մանաւանդ անոր ա-
ռաւելութիւնը քան զՄովսէս և քան
զՀրեշտակս Աստուծոյ ցուցնել երկ-
րորդ թէ աւետարանը գեր ի վերց
է քան զՀրեական օրէնս, և է Մովի-
սական տնտեսութեան բռն նազ-
աւակը և որոհուրդը. զօրացնել ի
Հրեկ գարձողները գէմ գնել հա-
լածանաց ժամանակ ուրացութեան,
և յորդորել զանոնց իրենց Գիրսաո-
նական դաւանութեան համաձայն
վարուելու: Այսպէս նկատուելով,
առ Երբայցիս թուղթը բանալի է
Հին կտակարանին գրոց, և է ան-
դին, զան զի բացայսայտ կը մեկնէ,
և առուուածային ազգեցութեամբ կը
ցուցնէ անհերելի կերպով թէ Գրիս-

առոի պատարագը քաւութեան այն մեծ զսչն է որուն օրինակ էին Հին կտակարանին անհասութեան բոլոր զսչերն ու պատարագները : Առ Երրայշեցի թղթոցն հեղինակին անսանը թուղթին մեջ լինուած չէ, սակայն քննիչներուն մեծ մասով Պօլսա առաքելոյն կ'ընծայէ զայն : Կը կարծուի նաև գրեալ Յառնարէն, ի Հռովմ, իրը յամի Տն. 63 : Տես և Պօլս :

Երրայշեցւոց բանաստեղծութիւն : Գեղարուեստից մէջ բանաստեղծութիւնը միայն կը մշակուէր Հրէից մէջ, և յետին աստիճան կտասարելութեան հասաւ մասնաւ անդ . Առոր Գրոց բանաստեղծ հնդինակներուն ձեռք որ, բաց ի քերթողական աւելնէն, ունէին նաև աստուածադին ազգեցութեան եռանդը : Երրայշեցւոց բանաստեղծութիւնը գրեթէ բոլորին քնարական էր . վարդապետականք, եղբականք, հօփուականք կամ մարդարէականք ևս քնարական էին : Քնարականին էական յատկութիւնն է ներբին զգածմանց ազդույթայտարարութիւն : Ուստի և կը բդիքի ներքուստ, ի բանաստեղծն, մինչ դիւցազնական կոչուած տեսակն, իրը նկարագիր կամ պատմութիւն անձանց և իրաց, արտարին է : Երրայշեցւոց բանաստեղծութեան գրւխաւոր նիւթին էր նախ կրօնքը, և ապա հնյորհները որ, ինդ աստուածապետական իշխանութեանը, կրօնքին հետ սերտ կապակցութիւն ունէր, Հրէից բանաստեղծութեան զիխաւոր և երեկիլ յատկութիւնն է վաեմութիւնը : Կրօնական բանաստեղծութիւնն ի հնաւմն գրեթէ Հրէից սեպհական էր . ուրիշ հին ազգեցութիւնն այնպէս դուզնաքեայ էր որ արժանի չէ գալ ի համեմատութիւն ընդ Երրայշեական :

Երրայշերին բանաստեղծութիւնը կը տարրերի Երրայշեական արձակ գրութենէն, նախ՝ վառն զի է վաեմ, յանց ուզն, ափ յափշ, բարձր պյալարանութիւններ կը գործածէ և անշունչ և անբան իրաց անձնաւորութիւն կու առյ : Երկրորդ՝ վառն զի ունի յատուկ քերթողական լեզու կամ աճ, թէսէտ ոչ այնպէս յայսնի և որոշ, ինչպէս են Յառնացն ու Հը-

սովմայեցւոց : Երրորդ՝ վասն զի ունի չափ թէսէտ տարրեր Յառնաց և Հռովմայեցւոց չափէն : Յառնաց և Հռովմայեցւոց չափը վանկերու կամ սաքերու չափ է, Երրայշեցւոց չափն յայնմ է որ բառերը և խօսքին անդամները դաշնակաւոր կերպով կը շարուին : Այս նիւթին հմուտ մարդուց կարծիքն է թէ Երրայշեցիք տաղաւոխութիւն չունէին, այսինքն վանկերը քերթողաբար բաժնեւ սաքը, ինչպէս ստեղունք, համբոյը, և մեծագերջք, կը կարծուի թէ Երրայշեական քերթուածոց, որ մեծաւ մասամբ տաղ կամ երդ էին, զլիաւոր յասկութիւնը սա էր որ տողերը դաշնակաւոր կերպով մը կը յանդէին կամ կ'աւարտէին, բայց այս արւեստը բոլորովին կարուած է, ինչպէս նաև լեզուին ճշմարիտ հնչումը :

Բայց, բաց յայնմանէ, Երրայշեական քերթուածն ունէր նաև չափ մը որ է համեմատականութիւն, և կը կայանայ յայսմ որ իւրագանձիւր տուու պիտի բազկանայ գոնէ երկու մասէ կամ անգամէ որ համեմատութիւն կամ աղերս մը ունին իրարու :

Ի քերթուածն Երրայշեցւոց համեմատականութիւնն իմաստին կամ ձերին մէջ է : Իմաստի համեմատականութիւնը երկը տեսակ է . այսինքն 1. Համենունական, ուր խօսքին երկու անգամք կու տան միենոյն գաղափարը արքեր բայց իրարու շատ մօս, շատ անգամ նաև համենուն կամ միւնցն բառերով . զըրդինակ,

Մարդու ի՞նչ է որ զանիկա կը յիշես, կամ մարդու որդին, որ անօր պյցելութիւն կ'ընես :

Ազգմ. Բ. 4 : Ինչու հիթ անսոները խօսվութիւն կ'ընեն, Ու ժողովուրդները պարապ բան կը մտածեն :

Ազգմ. Բ. 4 : Երկինքը ընակողը անձանց վրայ պիտի ծիծաղի, Տերը ծաղը պիտի ընէ զանոնք :

Ազգմ. Բ. 4 : Այսպէս է նաև Ղամեկայ երգը, Ծննդ. Դ. 23, և Յար. Ե. 1, ևն :

2. Հակագրական, ուր խօսքին մէկ անդամին իմաստը միւսին իմաստին հակառակն է, զորօրինակ,

Իմաստուն կնիքները իրենց տունը կը չինեն, Բայց յիմար կնիքը զանիկա իր ձեռքով վը կը Փլշնէ՝

Առակ. ԺԴ. 1.

Մեզմ պատասխանը սրտմտութիւնը կ'իջեցնէ, Բայց խիստ խօսքը բարկութիւնը կը գրգռէ՝

Առակ. ԺԵ. 1.

3. Համագրական, ուր միենոյն բառնի վերաբերեալ նոյն կամ նման իմաստներ մի զմիոյ կոի կու գան, կամ թէ խօսքին առաջին անդամին իմաստը յաջրդ անդամներուն մէջ կը հաստատուի ուրիշ խօսքերով, որոց բառերը և շարադրութիւնը միենոյն է, զորօրինակ,

Տէրուծ օրէնքը կատարեալ է, հոգին կը նորոգէ.

Տէրուծ վկայութիւնը ճշմարիտ է, տղէար իմաստուն կ'ընէ.

Տէրուծ կանոնները շիտակ են, սիրու կ'ուրախացնեն.

Տէրուծ պատուիրանքները պայծառեն, աշքերուն լցո կու տան:

Տէրուծ վարիր սուրը է, յաւիտեան կը մնայ.

Տէրուծ դատաստանները ճշմարիտ ու բոլորին արդար են:

Սաղմ. ԺԹ. 7, 8, 9.

Այս օրինակներուն մէջ երկու անդամոց համեմատականութիւնն, ինչպէս կը տեսնուի, կատարեալ և յայտնի է: Համեմատականութեան այս տեսակն ստէպ կը տեսնուի Սաղմանաց, Յորայ և Հին կտակարանին ուրիշ բանաստեղծական գիրքերուն մէջ. Բայց ի մարգարէս և յունան ի սաղմանաց կը նշանարուի անկատար կամ ազօտ համեմատականութիւն մը, և երեւմ՝ բազադրեալ համեմատականութիւն: Համեմատականութիւնն անկատար է, երբ անդամոց մին կարծ է քան զմիւն, ինչպէս առ Ավետյալ. թ. 17:

Նփրեմ կուռքերուն յարեր է.

144

Զանիկա թող տուր:

Իսկ բազադրեալ համեմատականութիւնն ունի քանի մը տեսակ, զրորինակ, երբ տունը կամ տողն ունի երեք անդամ, երեքն ալ համեմատական իրարու, ինչպէս Յոր. Գ. 4. և կամ, անդամոց երկուքը հակագրեալ են երրորդին, զորօրինակ,

Քանզի Տէրուծ ճամբանները չիտակ են, Ու արդարները անոնց մէջը պիտի քայեն, Բայց յանցաւորները անոնց մէջը պիտի տի գլորին:

ՈՒ. ԺԴ. 9:

Երրեմն տունը չորս անդամ ունի որք երկու պարզ համեմատականութիւնն կը կազմեն, կամ տուաջին և երրորդ անդամը կը համեմատաին, մին երկրորդին, և միւսը չորրորդին, և կամ չորերին ևս ուրցոյն ուրցոյն համեմատական են:

Իզ իր տէրը կը ճանչնայ,

Ու էշ իր տիրուծ մասւրը.

Բայց իսրոյէլ զիս ճանչնար,

Խմ ժողովուրդս չիմանար:

Ես. Ա. 3:

Որչափ որ երկինքը երկրէս բարձր է, Այնչափ իր ողորմութիւնը իրմէն վախցողներուն փայ զօրաւոր է. Որչափ որ արենէլքը արեւմուտքէն հեռու է, Այնչափ հեռացուց մեզմէ մեր յահցանքները:

Սաղմ. ՃԳ. 11, 12:

Բերան ունին, բայց չեն խօսիր, Աշքեր ունին, բայց չեն տեսներ.

Ականչներ ունին, բայց չեն լսեր,

Ու շունչ չկայ անոնց բերնին մէջ:

Սաղմ. ՃԼ. 16, 17:

Բ. և ԺԵ. սաղմոսները կիրահիք յիշելի իրեւ մասնաւոր օրինակ բանատեղծական համեմատականութեան:

Ինչ որ մինչեւ ցարդ բառեցաւ, կը վերաբերի Երրոյական տաղաչտփութեան: Բայց յայսմանէ կան ուրիշ յիշուելու բաներ, զորօրինակ, Էլուանէ: Ճիշտ սաղմոսին մէջ 8, 15, 21 և 31 տառները, ինչպէս ԽԲ. և ԽԳ. սաղմոսներուն 5, 11 և 15 տառները կրկնում են ի վերջ իւրաքանչիւր տան: Այսպէս են նաև առաջնահանց

սազմաները, ուր իւրաքանչիւր տան գլխաւոր բառը կը կրկնուի ի սկզբան մոտաւոր տան։ Տես Աստիճաններան երգը։

Հին կոսակարանին աւելի քան երր մասը տաղաչափութիւն է, ինչպէս Յոր, Սաղմագը, Սողոմնին գիրքերը, և Մարգարէից մեծադշյան մար։ բայց բուն տաղաչափութիւն կամ քերթուած, բուն Հրեհց, էին Յոր, Սաղմագը և Առակները, որը և շշառւելու մասնաւոր կերպ մը ունին։

Եգիպտոս, հաշակաւոր երկիր Ադրիեկի հիւսիսային կողմը, Միջնրական ժովուն արեւելան եղերքը, կը բարպարցիք ի կոչելին զայն Մեռաւուեմ, Մննդ. գ. 6, ուստի և Արարացիք կ անուանեն Մըօրը։ Եգիպտոս անունը Յունարէն և Լատիներէն է, բայց թէ ուստի առնուած է այս անունը՝ յայտնի չէ։

Եգիպտոսի հնակելի տեղերը մեծաւ մասամբ հովիտ են, ընդ որ կը հստէ Նեղոս գետ ուղղիղ գծով ի հիւսիսոյ ի հարաւ կյայ։ Նեղոսի հովիտը երկուուրե պատած է լեռներէ, որ սուրեկ սուրեկ աւելի կոմ նուազ կը մօտենան դետոյն և կամ կը հնաւանան անկէ։ Իր քառասուն կամ յիսուն մզնն ծովեղըն, անդ ուր այս հովիտը կը վերջանայ, Նեղոս կը բաժնուի այլեալ ճիւղերու կամ բերանաներու, որ գետին Տելու կոչուած մասը կը կազմեն։ Ըստ նախնի մատենադրաց այս ճիւղին կամ բերաները եօթն էին։ արեւելան ծայրին բերանը Գեղաւախոնի բերանն էր որ հիմա կը կոչուի Դինէի բերան։ իսկ արեւելան ծայրի բերանն էր կանազոսինը որ զարգիս կ'անուանուի Աղուքիր բերան։ Ուրովիշեան այս ճիւղերը կը բաժնուեին մինչեղն բունէն, այսինքն գետոյն մարմնէն, և երթալով ճառագոյթաձև, տակաւ կը բացուեին իրարմէ, մինչև ծովը, հարկաւ, այս կետէն ուր այս պատառք կ'անուանուի Աղուքիր բերան։ Ուրովիշեան այս ճիւղերը կը բաժնուեին մինչեղն բունէն, այսինքն գետոյն մարմնէն, և երթալով ճառագոյթաձև, տակաւ կը բացուեին իրարմէ, մինչև ծովը, կամ այս կետէն ուր այս պատառք կ'անուանուի Աղուքիր բերան։ Տես Աստիճաններան երգը։

Նունը Եւրոպական լեզուաց մէջ Եղեկիւլ մարգարէ, գլ. իթ. 10. լ. 6, Եգիպտոսի համար կ'ըսէ թէ կը ձգուէր ի Մարգարողէ, այսինքն ի Մարգարողնէ որ Պեղուանեան ճիւղէն շատ հնառ չեր, միան ի Սուէէն, այն է, բայ այժմու աշխարհագրաց, Եսուան, այսինքն Եթուպակիոյ սահմանագլութել Յոյն և Արարացի մատենադրիք ևս զիսուան կը գնեն իրերե հարաւային սահման իգիպտոսի։ Հոս Նեղոս կ'ելլէ ջրվէժներուն ապառաժներէն և կը մանէ բուն Եգիպտոս։ Վասնորց Եգիպտոսի երեկոյան միջնութիւնն է, ուղիղ գծով, իրը չար հարիւր յիսուն մզնն, և տարածութիւնն իրը մետասան հազար քառակուսի մզրոն։ Հսվոին լայնութիւնն, ընդ մէջ կտուանայ և Տէլդայի, միակերպ չէ։ և նաև Նեղոսի ողպումն ուրեք ուրեք կը հասնի մինչև լերանց սառուստը, այլուր՝ կը մնայ լերանց ստորստէն ասոդին իրերե մի կամ երկու մզնն միջոց որ երրէք չի ծածկուիր ջարերէն, սատու և է միշտ չոր և մերկ։ ի սկզբան Եգիպտոս անունը կը նշանակէր միայն Նեղոսի հովիտը և զջելգոյն։ բայց յետոյ Եգիպտոս անուանմբ պիստու հասկցուի նաև այն երկիրը որ է ի մէջ այսը և կարմիր ծովուն։

Առէէնի և ջրվէժներուն շրջակայ երկիրը շատ գեղեցիկ է։ Եգիպտոսի մասեալ մասերը, մահաւանդ Տէլդային, միակերպ են և ձանձրալի, բայց աենոիւք կը փոխուի ըստ փոփոխել եղանակաց տարրոյն։ Գարնան կէսէն եռոքը, այսինքն յետ հնաց, ուրիշ բան չեն տեսներ եթէ ոչ մերկ երկիր, իլ այնպիսի լոյն պատառաւածներով որ վաղել անցնիլ գրժուարին է։ Աշխանային գիշերահաւասարանին ատենը երկիրն ուրիշ բան չընծայեր հոյեցողաց, բայց եթէ անհուն մակերեւոյթ շառագոյն կամ գեղած ջրոյ, ընդ որ դուզս կը ցցուին արմանենիք, գիւղորէք և նեղ նեղ թումբեր, որ միմիցին ճանապարհ են երթեւեկութեան։ Յետ հուազնելոյ ջրուց, որ ընդհանրապէս կարծ ժամանակ միայն կը մնան այն բարձրութեան մէջ, կը տեսնեն, մինչև ի վերջ աշխան, ոև և թանձը



ԱՆ ՊԱՏԿԻՐ ՄԵՄԱՆԻ, Ի ԴԱՅՑԻՆ ԹԵՐԵՒ

ոկախտան ցեի : Բայց ձմեռը բնութիւնն իւր բոլոր շքեղութիւնը կը հագնի : Այս եղանակին մէջ նոր բուսոց դալարութեան և զօրութեան, պաղոց և բանջարոց պէսպիսութեան և առատութեան նմանը տեսնուած չէ որեկցէ Եւրոպական երկիր մը որ պաղարերութեան կողմանէ հաշտաւոր է : Ցիշեալ եղանակին Եգիպտոս նման է ծայրէ ի ծայրը դեղին պարտէզի, կանաչագեղ մարդագետանի, ծաղկաւես դաշտի, կամ ցորենոյ արտի մը որպէս առաքացեալ հասկերը վէտ վէտ կը ճօճին : Այս պաղարերութիւնն, ինչպէս ծանօթէ, կարիւալ է Նեղոսի տարեկան և կանանաւը յօրթութենէն : Այս է պատճառ որ Հոմերոս Կնեղոսի տուրք, կ'անուանէ զԵգիպտոս : Տես Նեղոս :

Նաև երկիր նուազ միակերպ և ձանձրալի չէ քան երկիրը Եգիպտոսի երկինքը միշտ պարզ է առանց ամպոյ, ոպիտակ մանաւանդ քան կազյա դունով և լուսով : Օդն ունի պայծառութիւն մը որուն դժուա-

րու կը հանդուրժեն աչք, և բոցակեղարեգակը զօրյ տապը մեղմելու հավանի չկայ՝ կ'ոյրէ կը մրկէ ցերեկն ի բուն ընդարձակ և անպատճառը դաշտագետիները : Եգիպտոսի երկրն ի դիրքն պյնկէս է որ, թէպէտ շատ անդեր ծառեր կան, բայց շուք գրեթէ բնաւ չկայ : Մասի միմիայն ակեսակն է արմաւենին, որ յաճախի կը գտնուի, բայց որովհչեակ ոյս ծառին բունը երկայն և նուրբ է, և տերեներն իրրե փունջ ծառին դադաթն են, քիչ սասւեր կը ձգէ, և հովանին շատ ակար է : Ուստի Եգիպտոսի կիման շատ սոք է : Ամառը վերմաշափն ընդհանրապես Ֆարենհայթի մինչև եօթանասուն կամ ութսուն աստիճանը կ'ելլէ, վերին Եգիպտոսի մէջ աւելի վեր : Անապատին պյիշ խորշակը որ Աֆան կամ կամսին կը կոշտվէ, կը պատահի ընդհանրապես գրեթէ առաջին գէշերահաւասարին ժամանակ : Հատ անգամ նաև մարտիներու խումբեր կ'ապահաննեն երկիրը : Տես Մարտի :



ՄԵՀԱՆ ԱՊՈՒ-ՄԻՄԵԼԱԾ, ԽՈՒԹԱԱ, ԿԱՍՎՎ ԹԱՂԵԱԾ,

ՅԱՒԱԶԻ. ՊԱՏԱՐՐ ՎԱԹՍՈՒՆ ՈՏՔ ՌԱՄՑՐ

Հատ հին ժամանակներ, ինչպէս զնուրեկի, Եգիպտաս կը բաժնուէր երեք դիւնաւոր մաս : Հին ժամանագիրք կը յիշն Աւերին Եգիպտաս՝ կամ թէ- բոյթա . Միջին Եգիպտաս, Խօթնո- բէք կամ եօթնեղաղթք, և Սաորին Եգիպտաս կամ Տելտա, «որ կը պա- րունակէր նուև Նեղոսի արեւելան և արեւմտեան կողմի ընդարձակ եր- կիրները . Եգիպտոսի զաւառները և քաղաքները որ Սուրբ Գրոց մէջ կը յիշունին կը դառնախ այս երեք բա- ժանանց մէջ :

1. Սաորին Եգիպտաս : Այս բաժ- նին հիւսիսյին արեւելան մասն էր «Եգիպտոսի գեար», (աես ի սաորի,) Պատեստինու սահմանին վրայ : Անա- պարը որ էր այս սահմանագիլիցն, կարմիր ծովուն և զեղուսինի մէջ- տեղ՝ կը թափւ թէ էր Սուրբ անա- պար, Մնան. ի. 1, զարդին՝ իւ ձեւքէր . Այն, «Եգիպտոսի ամրութիւ- նը» (բանալին), Եզեկ. լ. 15, հա- ւանականապէս զեղուսինի էր . կը թափւ թէ նեղոսի զեղուսեան ճիւ- զին և կարմիր ծովուն մէջաեն էր գետեսի երկիրն առ օրով կը քերէր,

յարեւելից հիւսիսյ, Սուրբ անա- պար, և թէրևս խամետ գաւառին մէկ մասն էր, Մնան. ի. 11. Այս մասին մէջ, կամ իրրե անոր կից, կը յիշունին նաև Պիթոն, Բամնէս, Պիրեւութք, Ովս կամ Արեգ քաղաք . Տելտա կոչուած մասին մէջ էին Տա- հապանէս, պյն է՝ Տափին կամ Դափինէ, Չուան, որ է Յունաց Տանի- որ, Ղեօնդուպոյիս, որ թէրևս կ'ակ- նարկուին ես . ԺԹ. 18: Յորկեմտից Տելտոյի էր Աղեքսանդրիս :

2. Միջին Եգիպտաս : Հոս կը յիշ- ուին Մոփ կամ Մեմֆիս, և Հանէս որ էր Հերոկիլոպոյիս Յունաց :

3. Աւերին Եգիպտաս : Եգիպտոսի հարաւային մասն է : Կը թուի թէ իրրայցիք կը կոչէին այս մասը Պա- թուրէս, Երեմ. Խդ. 1, 15: Սուրբ Գրիք այս մասին մէջ երկու քաղաք միուն կը յիշն, պյուին՝ նով, կամ ճշգագոյն ես, նով Ամման, ըստ եօթնասնից Դիսոսպոլիս, որ Եգիպ- տոսի հին մայրաքաղաքին թէրէի Յունարէն անունն էր (աես Ամման), և Սուհէն, հարաւային ծայրի քա- ղաք և սահման Եգիպտոսի :

Եգիպտասոի երկրագործական բերոց գլխաւորներն էին ցորեան, մանր եղիպտացորեան, բուն եղիպտացորեան, որիզ, դարի, բակլա, վարսնդ, սեի, պատա և ոսի. նաև կտաւ և բամբակ: Ալմաւենին և որթը յանտի են: Պապիւրոսը որ ցարդ կը զբանուի, բայց քիչ, գլխաւորագէն մերձ ի Տամիեդ, և եղեգ իր ինն ոսպ բարձր, բայց մատի թանձրութեամբ, և ունի աղուամաղի նման փունջ ի զլուխն: Տես Գիբրք, և Պապիւրաս: Եղիպտասի անասունկը են, բայց ի ոռվարտակն ընտանի արշառաց, վոյրի եղն կամ գոմէշ մեծ բազմութեամբ, էշ և ուղար, շունք նոյնպէս բազմութեամբ՝ անտէր, եղիպտական աբիս, կոկորդիլոս և ձիագետի:

Եգիպտասոի բնակչչք երեք ցեղէ են: 1. Խփակը, կամ նախնի Եգիպտացոց սերունդը: 2. Ֆելլահք, կամ հողագործք, որ կը կարծուին թէ Ասորք Գրոց մէջ Փուղ կոչուածներն են: 3. Արարացքը, կամ Եղիպտաս նաւանդք, որոց մէջ են նաև թուրքերը և պյու: Խփակը անուամբ Քրիստոնեայ են, և են գրագիրը և առմարտակալք: Այնափ յեղափոխութիւններ տեսած են ասոնք կառավարութեան մէջ, որ կառավարութիւն մը թէ մեայ և թէ կործանի: Հոդ չեն ըներ: Ֆելլահքը այնպահ հարստահարութիւն կը կրեն, և պյուպէս անտրդ համարուծ են յաշա Պետութիւններուն կամ վրանարնակ Արարացոց և իրենց իշխաններուն, որ գծուարաւ կրնան ստացուած ունենալ, և եթէ ունենան ես, գուն ուրիք կը վայելն զայն հանգարտ և ապահով: Բայց և այնպէս ուշադրութեան արժանի ցեղ են, և շատ կը միրեն իրենց երկերը և զնեզոս գեա:

Եգիպտացոց զօրութեան կ աշխատասիրութեան մեծագոյն նշանն են բրդունք որ առկաւին կան յօրինակ և ի զարմանցութեան աշխարհի: Աշխարհի վրոյ հիմա քան զբրդունս Եցիպտասի հին կամ բնդարձակ չենք չկոյ: Բարդերուն մեծագունին յատակն էր 764 տար լայն և նշանափ երկայն, և իրը չորս հարձւը եօթանասուն և չորս սոք բարձր: Ըստ կարծեաց ումանց իորպայեցք չնեցին բուրդերն



ՈՒՂԻ ԸՆ ՄԵԽ ՄՐԱՆ ՍԵԱՆՑ,

Ի ԱԱԽԱԿ, Ի ԹԵՌԻ

իրենց սորկութեան ատենն յԵգիպտասո: Բայց թէ հին պատմութիւնն ընդհանրապէս, և թէ արդի խուզարկութիւնը հակառակ են այս կարծեաց: Ծնդհանրապէս կը կարծուի թէ աւելի քան երկու հազար ամքք յառաջ քան զբրիստոս շնուեցան բրդունք, իրը գերեզմանատեղի թագաւորաց:

Սակայն բաց այս անկորնչելի յիշատակաց թագաւորաց որ շատոնց մասցուած են, Եցիպտաս ունի ուրիշ շատ չենքեր, որ քան զբրդունս չեն նուազ զարմանալի, Անչի մօա, Զըրկէժներէն վեր գեղեցիկ կղզեկաց վրոյ: և վերին Եցիպտասի մէջ ուրիշ տեղեր, մանաւանդ թերէն մօտ նեղոսի բոյոր հսկախն մէջ ուր էին նաև Գառնագ, Լուքոր և ուրիշ քաղաքներ: Մեհետակը, անդրի պատկերը, կոթողք և սփինքը որ շատ են այս կողմերը: Հիացութեան և ամ կը գործեն տեսանողաց վրոյ իրենց ահազին բարձրաւթեամբ, միտապը մեծութեամբ և ընդարձակ ասրծութեամբը, և մեռելոց բնակարտներն, այս է գերեզմանք ժայռերու



ՏԱԿԱՆԻ ՊԱՆԴԱԿՈՔ, Ի ՄԵՀՆԵՒ ՈՒԹՅԱ, Ի ՎԵՐԻՒ ԵԳԻՏԱՍՈՒ

մէջ բերաւոր մումիաներով, կը աղուին մինչեւ առջնօթերակայ լեռ-ները։ Մեհնաներուն յաղթ սփ-ները, անոնց ընդարձակ պատերը և շիրիմներուն շատը ծածկեալ են քանդակով և նկարիւով որ շտա յար-դի են, վասն անմինի կցիստաց-ւոց հրազարական և առանին կետացք կը ցուցնեն։ Տես Ալիսակ, Ալյս գրուածոց հետ խուն կը գրա-նուին արձանագրութիւնք մէհնական կոչուած նշանագրոր, որոց ի վայրոց հետէ ծածկուած նշանակութիւնը սկսած են բանալ արդի գիտնական խոզարկութիւնք։ Մեհնական ար-ձանագրութիւններէն մտներ լու կա նշա-նակ կամ պլարանութիւն են գիւ-րին առ հասկնալ։ Բայց մեծ մասն նացա, ինչպէս յայտնի է հիմա, գրուած է տեսակ մը նշանագիրնե-րով որ պատկերներ են, և իւրաքան-չեր պատկեր ոյն երեն, որց պատ-կերն է, Եգիպտացերէն անուան ա-ռաջին զրյան հնչումը կը ցուցնէ։ Զորօքնակ, Ոսքր բառը, որ Եգիպ-

ացւոց Ոսքրիս աստուծոյն անունն է, կը գրուի եղէ գան, աղու և բերնի պատկերներով, վասն զի ոյս երկը բաներուն խօսերէն անուաննց, որ են Ոք, Ափ և Բո, սկզբնագիրերով կը կապուի Ոսքր անունը, Բայց և այն-պէս ոյս գրուածներն այլեպս կեր-պով կրնան կարդացուի, ուստի և ասքրեր իմաստներ կ'ելւն։ Երրեն ալ բառ մը թէպէտ մեքենապէս կը կարդացուի, նշանակութիւնը կը մը-նոյ անեայտ, և կը կարծուի թէ է բառ հին քրմական յեղուին զոր գի-տունք միայն կը հասկնոյին։

Եցիպտասի հին պատմութիւնը թանձր մժութեան մէջ է։ Թէ հին պատմութիւնը և թէ արդի խոզար-կութեան հետեւնը սա կը ցուցնեն թէ գիտութիւն և քաղաքակրթու-թիւն մուծան և տարածուեցան Ե-գիրպտոսի մէջ, Հարաւէն, մանաւանդ Մերովէ կոյուած կոզմէն։ և թէ հին ասենք Եցիպտասի մէջ միենոյն ժա-մանակ երկրին այլեպս կոզմերն ոյլ-եայլ թագաւորներ կամ հասավա-

բութիւններ կային որք յետ ժամանակաց միանալով եղան մեծ թագաւորութիւն մը : Եզիփոտացի թագաւորաց ընդհանուր անունն էր Փարաւոն որ կը նշանակէր գերագոյն իշխանութիւն : Այս թագաւորաց շատերուն անունները և անոնց հարստութեան յաջմուռթիւնները պահած է պատմութիւնը : Բայց Եզիփոտացի պատմագրաց իրենց ազգին մեծ հնութիւն մը տալու միաւուն անհաւատութիւնը բրած է անսնց պատմութիւնը : Տե՛ս Փարաւոն :

Այս հին և նշանաւոր երկիրը շատ անգամ յիշում է Սուրբ Գրոց մէջ : Առ Արահամաւ Եզիփոտոս էր համբարանոց աշխարհի, և նցին իսկ նահապեալ հան դիմեց ոովի մը ժամանակ, Մննդ . ԺԲ. 10 : Արահամու կիրք, Սարտ, ուներ Եզիփոտացի ազգին մը, Հագար, զմույրն իսմայելի : Նաև Խամուցէլ կին առաւ Եզիփոտոսէ, Մննդ . Ի. Ա. 9, 21 : Ուրիշ ոովի մը առ հահամկաւ, առիզեց այս նահապեալ երթաւ մօմ յԵզիփոտոս, Մննդ . Ի. Զ. 2 . իսկ Յակով և անոր բոլըր տունը կատարեցին իրենց օրերը յԵտեղասո, Մննդ . Լ. Թ. -Ն. : Եթե պատմութեան խորայելցաց իրենց ոորկութեան երկրէն, Եզիփոտոսէ, կը գտնենիք որ այս երկու ազգերն, Խորայելցացիք և Եզիփոտացիք, երկու տառ շատ քիչ հազարդակցութիւն ըրմին իրարու Շետ : Առ Դաւթիւ և Սովոմնիւ Եզիփոտոս միւսունգամ կը յիշուի : Սովոմնիւ կին ըրու իրեն Եզիփոտացի իշխանազուն օրիսրդ մը, Գ Թագ . Գ. 7. թ. Ժ. Ա. : Բայց անոր որդւոյն Խորովանոյ, հինգերորդ ասրին, Յուգաւ, խոնարհեցու ընդ ոսիւք Արակայ, արբարի Եզիփոտացւոց, Բ Մննց . ԺԲ. 4. և յետ ըազում ամոն Հըշույզ մերթ դաշնակից էին և մերթ ի կուսի ընդ Եզիփոտացին, մինչեւ երկրին նուանցուն ընդ ձեռամք Ասորեստանեաց, Դ Թագ . Ժ. 5. թ. Զ. 19 . Ի. Դ. Երեմ . Ի. Ե. 5 . Ի. Դ. 19 .

Կամքիւս ամրեց Եզիփոտոսի, և ըստ զայն նահանգ Պարսից աերութեան յամին 525 նար քան դիր : Եզիփոտոս մեաց ընդ իշխանութեամբ Պարսից մինչեւ Աղեքանադր մեծ որ

առաւ ոյն երկիրը յամին 330 նախքան զիր : Եթե մահուուն Աղեքանդրի Եզիփոտոս եղաւ մասն Պազմունաց թագաւորութեան հանգերձ Ասորեսիք, Պաղեսախնուն և Լիրիա : Զինի ճականուն Ակախոսի, Յոնի բակ մեր Փրկիչը գտաւ հոն ապաւէն ի ողայութեան իւրում, Ամաթ . Բ. 13 : Յոյն ժամանակէ հետեւ Եզիփոտոս ագրեցաւ ի լինելց ուրոյն թագաւորութիւն, ուստի Եզիփոտոսի պատմութիւնն այնուչեաւ խոսն կ'երթայ ընդ պատմութեան ոյն ազգաց որ ժամանակ ժամանակ ամրեցին ոյն երկրին : Յամին Տն . 640 Մահմետական Արարացիք ամրեցին Եզիփոտոսի, և յետ ժամանակաց Եզիփոտոս ամբարպեաց ձեռքէն անցաւ ի ձեռալիքաց, գարձեալ Արարացւոց, Քրդաց, Մամելուքեանց, և հուսկութեանն, 1517, Յոմնականց, և է յարդ նահանգ Օսմանեան կառավարութեան, բայց զարդիս ունի յառակ կառավարութիւն ընդ իշխանութեամբ զարմին Մէհմէտ Ալի ֆաշույի : Այսպէս լցոն բանիք հին մորգարեկից, ինչպէս կը կարգանք ի Սուրբ Գիրք, Եպիկ . Ի. Թ. 14, 15 . Լ. 7, 12, 13 . Լ. թ. 4 . Եզիփոտոսի պատմութեան է երկու միւսն կամ ասկաւ ինչ աւելիք :

Նախին Եզիփոտացիք կը զաշտէին լուսաւորները և բնական զօրութիւններ . բայց քուրմէ նոցա հմոււա էին միանգամայն առաեզարփաւութեան և բաւդէւութեան, և թերեւ առնցմէին Սիլց գիրքին մէջ, Գ. Ե. 11, 22, յիշուած իմաստանք, կախարդք և մոզք : Եզիփոտոսի ժողովրդեան մէջ, որ դաստ կաշուած պղլազը կարգերու կը բաժնուէր, պատուականագոյն և հզօրագոյն կարգն եր բրմացք : Թերեւ ասոնց իմաստանքիւն եր յարում կրթեալ եր Մազմէէ, Գործ . Ե. 22 : Բայց Եզիփոտացւոց կունիքն ուներ նաև առանձինն ոս, որ կենցանի անաւուններ պաշտել կու առը իրքն նշանակ կամ օբնակ

բուն պաշտելի իրաց : Եդիպասցիք ոչ միայն իրեն նույնական կը յարգէին անառնոց աեռակներէն զումնոն որոց սպանողք կը կրէին մահու պատուհան ըստ օրինաց, ոյլ և անառնեներէն սմանկը մեջնեաններու մէջ դրուելով կը պաշտուեին իրը ասաւած զոհիք և նույնք :

"Եդիպասի հեղեղաց, " Թու. Լ. Դ. 5. Ցես. ԺԵ. 4. 47. Գ. Թագ. Ը. 65. Դ. Թագ. Ի. 7. Ե. Ի. 12.

Եպէկ. Խ. 19. Խ. 28. (և, ըստ ամենց, Ծննդ. ԺԵ. 18, թէպէտ ոյլ համարին մէջ գործածուած է տարրեր բառ որ կը նշանակէ մեծ գետ,) կ'անուանուին իշւ-Արէւ հուսած առառն որ կը թափի Միջերկրական ծովուն հարաւոյին արեկելեան անկինը, մօս Անինդուրուրա կոյուտած տեղը :

Եղեմ : Անուն ասիական գաւառի յարում էր գրախար : "Եւ Տէր Ասուած արեկելըն կոզմը Եդեմի մէջ պարակէզ անկից, ու իր շինած մարդը հօն դրաւ, " Ծննդ. Բ. 8 : Եցեմոյ աեղին կը համարցրսի պայման . "Եւ պարակէզ ջրելու համար Եգեմէն գետ, ու անկէ ջրու դիմու կը բաժնուէր : Եցեսն անունը Փիսոն է, պայմանը հանգերձ :

Այս մուլթ համարին շատ մէկութիւններ արուած են, և շատեր պյլեայլ աեղերու կամեցան յարմարցնել, բայց համարին սազդ իմաստը գիտացած է չ ցարու : Արդարի անհնար է ցացնել թէ ուր էր Եդեմ : Ամանը ի մատենագրաց կը համարին թէ էր բարձր և կեդրոնական տեղ մը ուստի պյլեայլ գետեր ըլլիւսզ կը հանեին ամէն կոզմ, և կը թափէին պյլեայլ աեղեր որ խանարհագյան էին քան զրուա ակն նոցա : Այսպիսի բարձր գաւառներ կը դրանուին ի Հայու, յարեմանց Մասեաց, իրը 5,000 ոտք բարձր ծովուն երեսն : Հայ, շրմանակին մը մէջ որ արամագիծը քանի մը մէկն միայն է, կը բցին շրու գետեր, Եդիպաս, Տեգրիս, կամ Դիզամ, որ կ'երթան գեղ ի հարսն Պարսկէ ծոցը, Երասիք որ գեղ ի հիւսիսային արեկելք երթալով կը թափի կառուից ծովը, և գասիս կամ Ազիւս որ կ'երթայ գեղ

ի հիւսիսային արեմուտք մինչ Անաւծովը : Այս շարուրդ գետն է թէրեւս կդեմայ Փիսոնը, և Երասիք թէրեւս գեհանն է, քանդի պյու երկու անսւանք ևս միեւնոյն նշանակութիւնն ունին, և կը ցաւցնեն գետափն ոլտքանման արագութիւնը : Այս բարձր երկիրը, ասկաւին գեղեցիկ և բարձրեր, թէրեւս էր Եդեմայ Երկիրը, և անոր բնտիք մասին մէջ գեղ արևելք էր թէրեւս Եդեմայ Երահաւաւէտ դրախտը :

Հատ մէկիններ ուրիշ տեղ կը դնեն զեդեմ, պյունքն մօս ի տեղին ուր Եդիպատ և Տէգրիս, յետ երկար ուղերարութեան, կու զան ի մի վայր, Պարսիք ծոցէն հարիւր և քառան մզոն գեղ ի հիւսիս, և ուր Ուլույ գետ, աւազը յարկելից հիւսիսոյ, կը թափի Եդիպատ և Տէգրիսի մէջ : Այս գաշտը թէրեւս շատ գիտաւած է հազարաւոր աարիններու մէջ, և հիմա չէ պյունքու յուռաթի և գեղեցիկ ինչպէս էր Երկրիս սկզբան ժամանակը : Բայց և պյունքու ջրհեղեղնէն բաւական ժամանակ ետքը Սինաարայ դաշը նոյն երկրին մէջ իրեն ձեց վաշշը որդւոց զարմանիքը, Ծննդ. Ժ. 8-10. Ժ. 8 : Արտիչեան Եդեմայ գետերուն երկութը Եդիպատ և Տէգրիս էին, հաւանական է թէ գրախարը վերոյակեալ երկու տեղերէն մէկուն մէջ էր : Բայց ուր և էր, պյունքու յետ յետ անկման և անփեխ մարդուն, Ծննդոց առաջնին զուտինները զրախան անհետ եղած կը դնեն յաշաց մարդկան, և հնար չէ մարդուն գանել զոյն երկրիս վայր : Սուրբ Գրոց վերին դլուիլը կը հանէ մը տեսութեան առջն գաւառաւորաց զայն և մասյան գրախար մը : "Երանելի են անձնէ որ անոր պատուիրանիքները կը կատարին, որ Եշխանութիւնն ունենան կենաց ծառին վրայ :

Եղեմվ, Խոհեր, 1. անուն Խառաւոյ, երկց որդւոց խանհակոյ, Այս անունը յարմար էր Եսաւոյ բնական կարմիք գունդյն, բայց տրուեցաւ անոր մասաւանդ, ինչպէս կ'երկի, և պատճառու շիկաթանին, որով վաճառեց անդրանկութիւնը, Ծննդ. Ի. 25, 36 : Ցես Խառաւոյ :

2. Անուն երկրի, ըստ Յունաց Ե-

գովմէա: Կը կոչուի նաև լեռան Աւ-
էր, որ ի ոկրտն կը ձգուէր Մեռ-
եալ ծովէն մինչեւ յԵլանեան ծոց կար-
միր ծովւն, և երկպյութիւնն էր
հարիւր մզնն, իսկ լայնութիւնը՝
հնգետսառն կամ բասն: Յետ ժա-
մանակաց ընդարձակուեցան, և կը
ձգուէր մինչեւ ի ոսհման Յուդոյի
ի հարուց, գեղ ի ֆերբոն: Եդով-
մայեցւոց երկրին մէջ մեծ մաս մը
կը բռնէր երկոյն գօտին լեռանց որ
է ի մէջ իշլոր կոչուած մեծ ա-
ւազուա Հովտին և իշլԱրապահի:
յարկմոնից (աես Յորդանան), և Ա-
րարից անապատին յարելելից: Այս
գօտուցն հիւսիսոյին մասը կը կոչուէի
զարդիս ծէպալ, այս է հինա Գերազ,
զոր աես: Գօտուցն մեացեալ մասը
կը կոչուէի ծէպէւ Շերա: Բոլոր գօ-
տին ընդհատեալ է Հօփիսոնիով և
ձորերով որ էիրինեն յարելելից բարձր
անապատէն և կ'երթան մինչեւ յԱ-
րապահ՝ յարկմոնւտ: Այս գօտուցն
մէջ կը աեսնոնն հետք բազում՝ քա-
զաքաց և գիւղից կործանելցը ի վա-
զոց, և ոչ ասկաւ ահօնք ջրոց և
հովիտք զազարեցը որ իրենց արդա-
ռաւորութեան նշանները տակաւին
կը կրեն, Ծննդ. իի. 39: Բայց զար-
դիս ամպյութիւնը կը աիրէ: Եդով-
մոյ արելելեան մասին մայրաքազաքն
էր Պարս: բայց Եդովմոյ զիխաւոր
քազաքն էր Պետրա կամ Վէժ, ոյ-
ժինք ապաւած, վասն զի քազաքին
մէկ մասը լեռանց ապաւածներու
մէջ փարուած էր: Զարդիս կը կոչ-
ուէի Վուստ, այսինքն՝ հօվիտ
Մովմէսի: Տես Վէհմ

Այս երկրին նախնի բնակիչները
կը կոչուէին գուեցիք, և վանառե-
ցան Եդովմոյեցիներէն, Ծննդ. ԺԴ.
6. Լ. 9. 21. Բ. Օր. Բ. 12, 22: Բռն
Եդովմոյեցիք էրն, ինչուս անսոնց
անսոնէն յայտնի է, մարսնդ Եդով-
մոյ կամ հասայ, Յակորայ երեց
եղբօր, Ծննդ. Լ. 9. 6-9, և կը կա-
ռավարուէին իշխաններէ, Հմբ. 15,
յեայ ունեցան թագաւորներ, հմբ.
31: Տես նաև Ալից ԺԵ. 15 և Բռն.
ի. 14: Երբ Խարաւելցիք Եդովմոյուն
գալով մատեցան Եդովմի արելետան
անհմանը, Եդովմոյեցիք չժողուցին
անսոնց անցնիլ իրենց երկրէն Մովմ-

բայց Երկիրն երթալու: Տես Ելլք:
Բայց և այնպէս Ասուաւած հրամայեց
Խորպիշտացւոց պահէլ բարեկամու-
թիւնն իրենց Կեզրորը Խասայ հետ,
Թռու. ի. 14-21. Բ. Օր. Բ. 4-7. ԻԳ.
7: Բայց և այնպէս ոյս բարեկամու-
թիւնը չէր կրնար աեւ միշու: Սա-
ւուզ պատերազմի բանեանցաւ անսոնց
հետ, Ա. Թագ. ԺԴ. 47: բայց Ե-
դովմոյեցիք չնուաննեցան մինչեւ Դաւ-
թի ժամանակ, Դաւթի նուաննեց
զանոնք, որպէս զի կատարուէր Խ-
ասահակայ մարգարէութիւնը թէ Յա-
կոր պիտի ափէրէ Խասայ, Ծննդ.
իի. 29. Գ. Թագ. ԺԱ. 15: Ա. Մնաց.
Ժ. 11-13: Այս նուաննումը ծանր
Եդովմոյեցւոց, և Ասզմանի Թա-
գաւորութեան վերջը, Եդովմոյեցիք
էիւնանն Արտագ, որ ի ազգայութեան
Եդիպառա տարուած էր, գառնալվ
իւր հոյրէնիքը, հրատարակուեցաւ
Թագաւոր, Գ. Թագ. ԺԱ. 14-22: Հ-
չաւանական է ստկպն թէ Ազգ-
թագաւորոց միայն Եդովմի արևել-
անա մասին, Գ. Թագ. իի. 17. Բ. Մնաց.
Ժ. 36: բանդի Եդովմոյեցւոց
երկրին այն մասը որ էր ի հարաւայ
Հրէտառանի, մեաց հրատակ Յու-
գուցի թագաւորաց մինչեւ ի թագա-
ւորութիւնն Յովրամոյ, որմէ ապր-
ամարէցին Եդովմոյեցիք, Բ. Մնաց.
ԱԱ. 8, և կատարուեցաւ Խասահակայ
մարգարէութեան երկրորդ մասը,
Ծննդ. իի. 40: Նաև Յազոյից Թա-
գաւորն, Ամասիա, յազթեց Եդով-
մոյեցւոց, 1,000 մարդ սպաննեց, և
տուիլ քան 10,000 հսկի գարէ մէ
դար նետել առաւ, Գ. Թագ. ԺԴ.
7. Բ. Մնաց. իի. 41, 42: Բայց այս
յազթեութիւնը երկար չակեց: Երբ
Նարուգոտ մասուր պաշտրէց զեխու-
ազէմ, Եդովմոյեցիք միացան անոր
հետ, և քաջալերեցին զետ ի հիմանց
առապայիլ քազաքը, բայց անսոնց ան-
դիմութիւնը երկար առեն անպատճ-
չմաց: Մարգարէց կանխառացու-
թենէն շատերը Կահիարկէին Եդով-
մոյ պատուհասը, Արդ. Երեմ. իի.
1. Եղիկ. իի. 35: Մազ. Ա. 3, 4:
Հինգ ապրի յեայ քան զառօնն
Երուաղեմի, Նարսուգոտ մասուր խո-
նարհեցաւ Հրէից գրացի ազգերուն
ըոլըրը, մանաւանդ զԵդովմոյեցիք,

թեպէա ի գերութիւն չմատնեց զանձնէք. ուօսք և Յովհաննէս Հիւրկանաս հանեց զանձնէք Հրետառանի հարաւային մատէն զար գրաւած էին Եդովմայեցիք, ի ոպառ նուանեց զանձնէք, և սուրպէց զանձնէք Հրեկի օրէկն ընդունիլ և թիվառամբ. բայց Եդովմայեց Հրեկի վերջին թագաւորին մինչեւ ի կործանումըն Երուսաղեմի ի ձեռն Հռովմայեցւոց Յօվմայոս կը զատամէ թէ 20,000 Եդովմայեցիք հրաւիրաւած էին ի պաշտպանութիւն քաղաքին, բայց անձնէք սպանութեան և յափշտակաթեան առուի զիրեկի Եդովմայեցիք հուսկ ուրեմն գազթեցին և խոսնուեցան Նարաթացւոց հեա, որ էին սերեալ Խամսյելի Նարէովթանուն որդիէն, իրենց յաջող ժամանակը Եդովմայեցիք շատաւոր և հըզը էին, վաճառականութիւն Կը-նէին ծովէն և ցամոքէն, էին նաև երկրագործ և անառնարոյծ, թօւ. ի. 17. Բայց ոչ անոնց ամսւը ապառատները, Երեմ. Խթ. 46, ոչ ասուածները, Բ Մանաց. Ին. 20, կրցան պահէլ ոյս հարուստ և առողջ երկրին յամսյաւթենէ, և ի լինելոյ երկելի նշան մորդարեւութեանց Ֆըշ-մարտութեանը:

Եզրայի, մին ի գլխաւոր քաղաքաց Բառանու, որոյ մաս կորուսեցաւ Ավել իւր զօրուք, Թօւ. ի Ա. 33-35. Բ Օք. Ա. 4. Գ. 1-5. Այս քաղաքն անցաւ յետոց Մանասէի ցեղին, Յառ. Ճ. 31. Եդովմայի աւերկներն ընդարձակ տեղ կը բռնին: Եդովմայի էր նշանաւոր տեղի ի նախկին գարս Քրիստոնէութեան և առաջակցուք: Հիմա կը կոչուի Տրամ, և կոյ Գալիլեայի ծովուն բերնէն իրը երեսուն և հինգ մզոն գէոյ արեկելք:

Եդրիիլ, հոյ Աստուծոյ, որդի Բերզէլիի, ամսւանացեալ ընդ Մերսովաց որ գուստը էր Սառաւզոյ և խօստացեալ Գաւթի, Ա Թագ. ԺԸ. 19. Եդրիիլ Մերսովէն հինգ որդի ունեցաւ որ արուեցան Գարբաւնացւոց ձեռքը, Տերոշ առջեւ սպանուելու ի վրեժ անդթութեանց զար գործած էր անոնց հաւը, Սառուզ, ընդդէմ Գարբաւնացւոց: Բ Թագ. ի Ա. 8, ոյս սպանուած անձնէք կը կոչուին

Մեղքոզոյ որդիի, զար Մեղքոզ Բերզէլիի որդւոյն Եղրիելին ծներ էր և բայց սյո, եթէ գրչէ վրիպակ չէ, պէտք է ըսկէ թէ Մեղքոզ որդեգրած էր զօրդիս իր քոյզէ Մեղքոզ, որ թէրեւ մեռած էր. կամ թէրեւ երկորին քոյզ ևս կը կոչուեին Մեղքոզ Տես Արքարաբ:



ԱՍՈՐԵՈՅ ՑՈՒԼ

Եզ, արջառոց արուն ի չափ հասեալ, որ ի Սուրբ Գիրս կը կոչուի յալ: Անառուն սուրբ ըստ Ղետական օրինաց, և յաճախ ուսեմի, Գ Թագ. ԺԸ. 21: Եզն Երբայեցւոց հարստութեան գլխաւոր մասն էր առ նահապետաց որ հավասկած կեանք կը վարէին, Մնադ. Իդ. 35. Յօր. Ա. 14. Խթ. 12 Հերկելու համար ընդհանրապէտ եղ կը գործածէին Երբայեցիք, Գ Թագ. ԺԸ. 19, Աղջապէտ կալի մէջ ցորեն կասելու, և ոյս առեն օրէն չէր նզանց ցուռել կազել, Ա Կորնմթ. Բ. 9, ոյլ պարտ էր մաքսւը կերակուր առաջ անոնց, Յօ. 1. 24:

Եզեկիա, բարեպաշտ Թագաւոր Յաւդայի, յամրդէց իւր հօրը Ա-քազու, իրը 726 ին, և մեռաւ իրը 698 ին նախ քան զբր. Եզեկիայի պատանութիւնը զրուած է Բ Թագաւորութեան մինչեւ ի. գլուխ-ներուն, և Մանացորդաց իթ. Էն մինչեւ 1.Բ. գլուխներուն մէջ. Տես և Ե-սոյի լ.ջ.-լ.ը. Եզեկիայի Թագաւորութիւնը նշանաւոր է անոր հաւատարիմ ջտնիցը համար ի նորոգել զարշան Եշովմային, անոր մեծամութեան և յանձնապաստանութեանը համար Ասորեսանցւոց գէմ, ոյս վերջիններուն շարաշտը պարտութեանը համար ազօթիւք Եզեկիայի,

անոր հիւանդութեան և խօնարիչութեանը համար, վերջապէս խազագութեան հնգետասահն տարիներուն համար որ յաւելան անոր կենացը վրայ: Եզեկիսյի յաջորդեց անարժանն Աբանասէ:

իզեկիել, սրբի Բաւզեպյ, մարգա-
րէ ի քահանայական ցեղէ, տարուած
էր գերի ի Նաբրուգուռնոսորայ ի Բա-
բելոն, Յաւգոյի Յօվակիիմ թագաւո-
րին հետա 538 ին նաև քան զիր, և
քրիուած էր Քովրար գետին քով։
Տես Նիմուն։ Եղեկիել սկսան իւր
զաշտօնը յերեաներորդ ամին կենաց
իւրցց, բայ Ընդհանուր հայուցյ.
բայց թերեւ յիսներորդ ամին յետ
նարոգման ուխտին ընդ Աստուծոյ
առ Յովիիաւ, Եղեկ. Ա. 1. Ալյո-
սարին կը զատասիրանէ Եղեկիելի
գերութեան հինգերորդ տարւոյն։
Խորյելի ծերերը եկան առ Եղեկիել
իւրաս ինդրելու, Եղեկ. Ա. 1. ԺԴ.
1. Ի. 1. ՂԳ. 31. Եղեկիել մարգա-
րէացաւ քան ասրի, 595 էն մինչև
575 նախ քան զիր, ոյսինքն մինչև
չորեքտասաներորդ ասրին յետ վեր-
ջնին գերութեան Երուսաղեմի. Առա-
ջին ութ ասրին ժամանակակից էր
Երեմայի. Նաև Դանակիել կ'ասրէր
մինչեւն ժամանակ, Եղեկ. ԺԴ. 14,
16. Իլ. 3, թէպէս Եղեկիելի մար-
գարէութեանց մեծ մասին թաւակա-
նը, իւրայ է։

Ն Ե Կ Ե Բ Ե Լ Վ Գ Ե Ր Բ Ի Է Ա Պ Ա Ս Ա Ծ Ա Ֆ Ա .
յին ժամաց զեմ ա ե ս ի ն ե ր ո վ և
ա շ ա ւ ա ր գ տ չ ա մ կ ո ւ մ բ ի ն ե ր ո վ ի ս ր ա .
յ ե լ վ ս ր դ ո ց գ է մ ա ն ո ն ց ա պ ա ս ա մ ք
ս պ ա յ ն հ ա մ ա ր ը ն դ գ է մ լ լ ա ո ւ ծ ե ց ,
և ա ն ո ն ց կ ա պ ա շ ա յ ո ւ մ բ ե ա ն գ ա ր չ ո ւ -
թ ե ա ն ց հ ա մ ա ր , գ լ . Ա . - ի դ . Ա յ ս
գ ե ր բ ը կ զ ա ր ո ւ ն ա կ է ն ա ն ց յ ա պ ի ս
ա շ ա ւ ա ր գ տ չ ա մ կ ո ւ մ բ ի ն ե ր ը ն դ գ է մ
չ ե ր ս ո ի և ո ւ ր ի թ շ ն ա կ ի պ ա ց ա ց ,
ի ւ . ի ւ . - ի ր . Գ ե ր բ ը ն վ ե ր ջ ն մ ա ո ր կ ը
զ ա ր ո ւ ն ա կ է լ լ ա ո ւ ծ ե ց ։ Տ ա զ ո ւ գ ե ա ն
գ ա ր ձ ի ն և վ ե ր ա մ ի հ ա ս ա ս ա ս ա մ բ ե ա .
ն չ վ ե ր ա բ ե ր ե ա լ պ ա տ ա մ ե ր , գ լ .
լ գ . - ի ր . :

Եզրաս, անուանիք քահանայ և
առաջնորդ ազգին Հրեից: Եզրա-
սը “արագագիր դպիր օքիաց”, այլ
գիտուն, ձեռնչատ, հաւասարից,
և, ինտեւ ենթիք: առաջնորդն

Յարուսնիս Պարոից թագաւորին :
Եղբառայ գիրքը կը պարունակէ ա-
ւելի քան ութուն տարօւան պատ-
մութիւն, կիւրոսի թագաւորու-
թեան մեծ մասին, կամինափ, շմեր-
դի, բարեհի վշառապեսայ, բաեր-
քսի թագաւորութեան ըոլոր ժա-
մանակին, և Երկոյանձեան Արտա-
շխիս թագաւորութեան ութ տարի-
ներուն : Եղբառ այս վերջին թագաւ-
որէն առաջ հրովարտակներ, ոսակ
և ամէն հարկաւոր օգնութիւն, և
գնաց ի գլուխ մեծի բազմութեան
դարձելոց ի գերութենէ յԵրուսա-
լէմ, 457 ին նախ քան զի՞ր : Եղբառ
ժողովրդեան փարացը և հասարտկաց
պատաման վերաբերեաւ շատ բան
ուզգեց հն, ներ . Ը. - Փ. և Նեեմ .
Ը. : Եթե այսորովէ, ինչպէս կը կար-
ծուի առհասարակ, Եղբառ ժողվեց
և որբագրեց Հին Կտակարաննին բոլոր
դիրքերը յորոց կը բագկանայ Սուրբ
Գրոց այժմն կանոնական մասը :

Եղբառայ գիրքը կը պարունակէ
Հրեցի ի գերութենէ դարձին պատ-
մութիւննի ժամանակէ անախ կիւ-
րոսի, և կը յարէ նաև ինչ որ ինք
ըրբայ յեայ, 450 ին նախ քան զի՞ր :
կան Եղբառ անծաւամբ երկու անկա-
նոն գիրք որ ոյն Եղբառայ կ'ընծայ-
ուին :

Եկեղար-պահառաւրս, Խորի ք-
յացնեն, բառ Գաղղէարէն, որ
Երրայրեցերէն Գաղաադ բառին նշա-
նակութիւնն ունի, երկուքն ալ Կ-
ցուցնեն զաեղի ուխտին որ եղու ի
մէջ Բակորս և Լորանու, Նննդ.
ԼԱ. 47.

Երան, պրուսը, 4. մին ի չպետ
արանց որ անթւանին էին խմասառ-
թամբ, բայց Սովորն գեր ի վերց
եղաւ քան զնոս, ի թառը. դ. 31.
և ԱՄանց, թ. 6: Կը թուիք թէ ի թան-
էր սրգի Զարյայի կամ Եղիսայի,
և թռուն հաշտականին Յօվանի:

2. Ղետացի, որդի կիսեայ, և մին
յերից դիմաւոր երածշատց տաճա-
րին, Ա. Մհաց. Զ. 44. ԺԵ. 17-19.
Կը թուի լինել նոյն բնդ իդիքու-
նայ, Ա. Մհաց. ԻԵ. 1. Բ. Մհաց.
ԼԵ. 15:

3. Անձ մը սրոյ գործ կը համար-
ուի՞ օք. Ապահով :

Եթովզիս, մին ի մեծամեծ թագաւորութեանց Ափրիկէի: Ստուզ կը յիշուի ի Սուբբ Գիրս Քուշ ան-սւամբ, որոյ պյունկայլ նշանակութիւնը ըստ Հին կատարածնին յիշուած են Քառլ բառին մէջ, զոր տես: Բայն Եթովզիս եր ի հարաւոյ Եգիպտակի առ Նեղոս գետավ, և ունէր առհման ի Հիւսիսյ՝ զեգիպտառ մօս ի Հրվէժս Սուլհէի կամ Աթւենի, յարկելից զիարմիր ծով ի թերես նաև զման ինչ Հնդկոյին Ովկիանու, ի հարաւոյ՝ զանձանօթ գաւառո ներքին մասին Ափրիկէի, և յարկեմից յիշիս և անապատները: Եթովզիս կը պարունակէր Տարկան այժմու Նուրիսի կամ Աննապայ և Ապիսիսիոյ կամ Հապէշի երկիրները, Եթովզիս գլւանուր քաղցրքն էր Հին Եկրովէ համանուն կզուցոյ կամ երկրի վոս, ընդ մէջ նկզոսի և Ասաւարույ, զարդին Դադազգէ, ոչ հետի այժմու Շենաբի, Ես. Ժ. Ա. Փ. Սոֆոն. Գ. 40:

Եթովզիս հիւսիսային մասոր որ յեղայ Մերովէ կոչուեցաւ, ի սկզբան կ'անուանուեր Սարտ, յանուն երեց որդույն գաւչչոյ, նման. Ժ. 7: Եթովզիս ուրկը ուրկը լեռնային էր, և ուրկը ուրկը աւազուտ, բայց մեծագյուն մասն էր Ջարրի և Պազարի. Եթովզիս առեարական բերոց դիմուռներն էին երենոս, վզսոկը, համեմանչն, սոկի և պատարական ակունք, Այս երկիրն պատմութեանը մեծան մասամբ խառն է Եցիպանոի պատմութեան հետ, և ոյս երկու երկիրները շատ անդամ ի միամին կը յիշուին ի Ասպր Գիրս, Ես. Ի. 3-6. Խ. 3. Խ. 14. Եղէկ. Լ. Դան. Ժ. Ա. 43.

Զարս "Եթովզացին", որ արշաւեց Յուգայի երկիրն առ Ասպյիս, 944 ին նախ քան Երկ. 1. Բ. Մաս. Ժ. Դ. 9-15, ըստ կարծեաց ունանց էր թագաւոր Եցիպանոի Եթովզական հարաւառութեան մը, ըստ պյունց էր Եթովզիս թագաւոր որ կը տիրեր կարմիր ծափուն երկու կողմերուն, պյունց՝ Արարիս և Ափրիկէի Քուշեանց միանդամայն: Բայս պյունակներին հնար և դիւրին էր Զարսի գալ ի Պաղեստին առանց անց-

նելու Եգիպտասէ: Եթովզիսից թագուհին, կանգակ, որոյ ներըինին կը յիշուի Դործոց Աստրելոց գլ. Բ. 27 համարին մէջ էր հաւանականապէս թագութիւն Մերովէի, ուր կանգակ անուամբ կանույք տիրեցին հետզհետամբ, Արցիշեան կը պատուի թե յիշալ ներըինին կ'երթ ըր Երսւագէմ երկրպագութեան համար, էր հաւանականապէս, եթէ ոչ ծննդեամբ, գլթ կրանիք Հրեեյ: Կ'երթի թե բաւական Հրեայք կոյին ոյն երկրին մէջ: Աւետարանը կուսակիցներ ստացաւ պյու Հրեեց մէջ, պյուպէս որ շորրորդ գարուն մէջ արդէն ամբողջ Ասուտածաշունչը թարգմանուած էր Յունարէնէ հին Եթովզպացիքնէ:

Ելլք, քազաք Եգիպտայեցւոց, հիւսիսային ծոյըը կարմիր ծվառան արեւեան ծոցին որ ի հնութ կը կոչւաւէր Ելլանեան ծոց, և զարդին ծոց Ագապոյ: Հոս էր նաև Գասիսնդարեր, ճօմ յիշաթ, Բ. Օր. Բ. 8. Գ. Թագ. Բ. 26: Այս ծոցը, թեւի ծանօթ հնաց, էր գրեթե անծանօթարդի աշխարհագրաց մինչեւ ի ժամանակին Գուրցհարաբի: Այս յահնդուցն ճանապարհորդ պյուներին ըրու հան, և պյու ծովածոցին վրայ կատարեալ անգիստիւն առուաւ: Դաւիթ նուանց ջիւլթ, և ըրու երեկի վաճառառակի, Բ. Թագ. Բ. 4: Ասզամն ևս շինեց հնան նաւեր, Բ. Մաս. Ժ. 17, 18: Առ Ասթրաման Եգիպտայեցիք միւռանդամ առին զիլթ, բայց գարձեալ առին Ողբայի, Դ. Թագ. Բ. 20. Ժ. 22, և Ողիս՝ Ռատինի, Ժ. 6: Առ Հառնմայցւոց Ելլաթ էր ծազկեալ վաճառականութեամբ և Գրիսանէական օրինոց: Յասի Ցն. 630, Ելլաթինիս ընդ իշխանութեամբ Մաշմեարի, և է զարդիս աւերակ: Ելլաթի մաս Ագապոս ամրոցը, ուր Այնա ընանէն Պաղեստին գայուղ ճանապարդք յանափառ պյունցին կը նեն, մի միոյն կարեւոր տեղն է ի պաշտպանութիւն Մերքէ գացող ուխտաւորաց:

Ելլաթ, գլւից Ասուտաց, մին յեօթանառն ծերոց որ օգնական կարգակցան Մամփիսի և կառավարել

զժողովուրդն՝ Մարգարէութեան հռ. գի՞ն եկաւ Ելգագայ և Մովկադայ զիսյ որ յիշեալ եօթ անաստններէն էին, և այս երկուքը որ Մովկէու հռ. առ կը գանակին մէջ սկսուն մարգարէանալ: Յնուու անկարգ համարեցաւ անոնց մարգարէանալը, բայց Մովկէս խօսեցաւ ի նպաստ նոցա, թու. ԺԱ. 24-29:

Ելիմելիք, ուս խոհուրդն Ասուած է, բեթէհեմացի ոմն, պյու Նշեմ եայ. Հուութ Ա. 2:

Ելից, Գիբք, երկրորդ գիրք Մովկէու հնգամատուններն և բոլոր. Հին կատակարանին: Այսուէն կոյուած է վասն զի կը պատմէ Խորպիկացւոց են յԵղիպատուէ: Այս պարունակէ իրը Հարիւր բառատուն և հնգամեայ ժամանակի, ի մահուանէն Յովսիփոյ մինչեւ ի կանգնուումն զիզյութեան խօսանին յանապատին, յամի ստեղծման աշխարհի 2361-2514: Ելից գիրքին այլևայլ նիւթեին են, և Խորպիկացւոց հնգամատաթեամբ Փարաւունի մը որ թագաւորեց յետ մահուան Յովսիփոյ: «Նոր թագաւորը մը ելու որ Յովսիփը չէր ճանչնար», Պ. 8. Այս խօսքն, ըստ ոմանց, կահիարկէ Հիւկոսսները որոց արշաւանքն յԵղիպատ եղած կը միշուի երրեւ զայնու ժամանակաւ ըստ արտաքին պասմութեան, և որ տիրեցին պյա երկրին ոչ առկաւ ժամանակի: Կը բաւի թէ Հիւկոսսներն, ըստ նշանակութեան պյու անուան, էին հային թագաւորներ, և եկան յարեւելից: 2. Մազիսի ծնունդը, սնաւնդը, հայրենասիրութիւնը և փախուառը, Պ. Բ.-Զ. 3. Մազիսի կոչումը, Փարաւունի խօսաբառութիւնը, և տառնի հարաւածեայ պատմասը, Պ. Ե. ԺԱ. 4. Զատիկի տանին հասուառութիւնը, Խորպիկացւոց յանկարծմէնիւլը, անցնիլն ընդ կարմիր ծազ, և Մովկիս և առ կադարձիւն կառագայ պատմասինը, Պ. Ժ. Փ. Ֆ. 5. Որինաց հրատարակումներն, և առաջնական առաջնական համարձակումներն, Պ. Օր. Փ. 18. Ահարօն, Երր. Պ. 14-16, Համար 4, 5, զատկական գառը, Ել. Փ. 16. Բայհ. Փ. 36. Ա Կորնթ. Ե. 7, 8, մանանան, Ել. Փ. 9. 15. Ա Կորնթ. Փ. 3, Քարերոյ վէճը, Ել. իշ. 6. Ա Կորնթ. Փ. 4, Հարսաց աթուաը, Ել. Լ. կ. 6. Հովով. Պ. 25. Երր. Պ. 16, Գիպյութեան խօսանը, Ել. Խ. «Բանը մէր մէջը բնակիցաւ», Պավհ. Ա. 14:

Թեան պյու մասին մէջ կը յիշուքն ժողովրդեան պատրաստութիւնն ի ձեռն Մովսիօի, և Հրատարակումն անի՞ բարյամական օրինաց, և հուուկ յետոյ ծիստական օրինաց: Այս մասին մէջ կը յիշուէն նաև զիզյութեան խորոնը կանգնելու և Ասուածոյ պյու առունը կատարելու մերտերեալ հրահանգք, Պ. Ժ. Փ. - Պ.:

Ելից գիրքին նպաստակն է ոչ միզյն պահել Խորպիկացւոց Եղիպատուէ եւ Ալից յիշատակը, պյու յուցնել Ասուածոյ Եկեղեցւոյն տառապանձը և յուղանակն ի վիրոյ Եկեղեցւոյն, և պատիի պատուհասին զոր կը բերէ Ասուածուած Եկեղեցւոյ թշնամիներւան վրայ: Ելից գիրքը զայսիա կը յուցնե նաև զիատարումն Ասուածմէտ առ Արքահամ արուած խօսամանց և գուշակութեանց, այսինքն թէ անոր գաւանկը պիտի բազմանար յորժ, Ծննդ. Ժ. 5. Ժ. 5. Ժ. 4-6. Խ. 9. 27. Թաթ. Ա. 1-3, 16, և թէ պիտի հարստահարուէին օտար երկիր, ուստի պիտի հանուէին շօրս սերունդ եղբը մէծ զօրութեամբ, Ծննդ. Ժ. 13-16. Ել. Ժ. 40, 41. Խորպիկացւոց ելքն յԵղիպատուէ շաս կողմանէ օրինակ է Գրիտոսնէական Եկեղեցւոյ յանապատի աշխարհիս, մինչեւ ի հասունել նորս յերկնայինն գաւան: Տես Ա Կորնթ. Ժ. 1, նաև Ա Երրացին Բուլղթը: Ելից գիրքը կը գնէ մեր առջեւ զիրիտոսու յուցնեղ ոչ առկաւ օրինակներ և նշանակներ, հնայէս են Մովկէս, Բ Օր. Փ. 18. Ա Հարօն, Երր. Պ. 14-16, Համար 4, 5, զատկական գառը, Ել. Փ. 16. Բայհ. Փ. 36. Ա Կորնթ. Ե. 7, 8, մանանան, Ել. Փ. 9. 15. Ա Կորնթ. Փ. 3, Քարերոյ վէճը, Ել. իշ. 6. Ա Կորնթ. Փ. 4, Հարսաց աթուաը, Ել. Լ. կ. 6. Հովով. Պ. 25. Երր. Պ. 16, Գիպյութեան խօսանը, Ել. Խ. «Բանը մէր մէջը բնակիցաւ», Պավհ. Ա. 14:

Խորպիկի որդւոց պյու ելքն Եղիպատուէ, և անոնց պանդիխառութիւնն անապատին մէջ, Հրեւից աղդին պատմութեան գլխաւոր գարագութիւններէն մին կը կացուցանեն: Անոնց առաջնորդն էր միշու Եհովը, և բոլոր

գեղքեր որ մի զմիջ կնի պատահեցան մէն մի հրաշքներ էին։ Անսնց Ռամէէսէ ելլիէն մինչև հասնին ի ռահման խոստացեալ երկրին, քառասուն ասրւան ժամանակի միջոց էր։ Այս միջոցին ամրողջ սերունդ մը անցաւ, և Մովսէսական օրէնքը արուեցաւ և կաւերացաւ Աֆայի ուրոտմէներով և փայլակներով։ Զկայ պատմութիւն մը որ այնպէս յոտակ կը ցուցէ նախախնամութեան միջամանութիւնն ազգերու և անհատներու գործերուն մէջ, ինչպէս Խորոյելացւոց անապատին մէջ պանդիտութեան պատմութիւնը։

Եկից ԺԲ. 40 յիշուած չըրս հարիւր երեսուն տարին կը սկսի, բայ սովորական ժամանակագրութեան, ի ժամանակէն երբ խոստաւմը եղաւ առ Արքահամ, Սննդ. ԺԵ. 13 Յակոբոյ, յԵփապատ գալէն մինչև ցերու Խորոյելի որդւոց, անցին իրը երկրիւր երեսուն ամք։ Եօթանառուն և հինգ հոգին եղած էր եկից ժամանակը 600,000 ոլլր, բայ ի տպացոց, Ասոք առին իրին հետ բազմութիւն հօսից և արջաւոց, և բազում կողովուած Եփապացիներէն։ Հզօր ձեռամբն Ասութուց միայն եղաւ անսնց գրկութիւնը, ահեղ նշաններով, և էր թուի թէ Ասութուծ ոյս բանն ըրաւ իւր փառաց գրէւր ինդրիլու համար, փառ զի նկզոս, ճանճնը, գորտեր, ձկունք, արջառք, պյուղքն հանդեր, կը պաշտօւէին Եփապացիներէն։

Ցես առաներորդ և վերջին հարուստին, Խորոյելացիք սահպատ արձակուեցան յԵփապատ։ Կը կարծուի թէ Խորոյելացիք գումարուած էին ի Ռամէէս կամ Հերոզորի, յերկրին գեսենմայ, իրը երեսուն և հինգ մըսն յարեմնաւու հիւսիսոյ ի Սուէզէ, հին ջրանցքին բազ որ զնեզոս կը միացնէ կարմիր ծոված հետ, Խորոյելացիք ճամբայ ելան առաջին ամսեան հնգետասաններորդ օրը, կամ զատիկն յաջորդ օրը, պյուինքն իրը ի կիսուն ապրիլի, Անսնց ճամբան էր գեղ հարաւային արենիք մինչև Ոթօմ, բայց անկէ փառանակ երթալու ուղղակի ի Անսա, գարձան գեղարկ ի հարաւա, Ալ. ԺԵ. 2, կարմիր

ծովածն արեմնեան կոզմէն, և հասն, յետ երից աւուրց ճանապարհորդութեան, հաւանականապէս մօմ ի Սուէզ։ Հօն, արելեան հողմոյ միջացաւ, Ասութուծ հրաշիք ճեղքեց ծովին ջուրերին, այնպէս որ Խորոյելացիք անցան անոր մէջէն հնիք, մինչ Եփապացիք որ յանդոնեցան անսնց ետքէն մանել, հեղձան, երբ ջուրերը միացան միւսանդամն Պուէզի ծովուն ոյն ճիւզն ընդուած անդամն իսրայէլացիք երկը կամ շորս մզն միայն լայն է, և աեղատուութեան ասեն անկէ կրնայ անցնիլ մարդ չետի։ Առաջ լոյնադոյնն երսորդոյն էր, բայց գարբորզ գիշուած աւալացէն ու խիթէն լցուած և փոխուած է։ Հոն գործուած հրաշը զարմանալի էր, և աւելի լայտնի ցուցուց Ասութուց ձեռքը քան որ և իցտ մին ի տառն հարուածոց, Հատ Սուրբ Գրոց Ասութուծ սաստիկ արելեան հովով, ճեղքեց ծովը, “Հուրերը ժողովուեցան,” “Հեղեղները գեղի կայնեցան,” “Ի Խորոյելի որդիքը ծովուն մէջէն ցամաքը քառական ու ջուրերը անսնց աջ կոզմէն և ձարի կոզմէն պարփազ եղան”։ Այս աեցեց բոլոր գիշերը մինչեւ ի պահ առաւուուն առանց ամենէին արգելք ըլլալու Խորոյելացոց անցքին, մինչ առաւուուն զիրոյելացին հալածոց Եփապացիք ծածկուեցան ջուրերէն։ “զօրաւոր ջուրերկուն մէջ կապարի պէս ընկզմացան”, Հրաշը էր այս, զոր հոգ մը չէր կարող գործել, ինչպէս նշեմնաց լիկ լուսցումի ի Յօրդանան բաւական պիտի շըլլար բուժել զնա ի բորսութենէն։ Հօն պէտք է յիշել նաև որ աշխարհագիրներէն ոմանք էր կարծէն թէ այս Հրաշը կատարուեցաւ ի Հարաւայ Ագաբահի, Ասուէզէն տառն կամ երկուտասն մզն հետու, ուր ծովի իրը առասերկու մզն լայն է։ Այս կարծեաց գէմ կրնան ու տական առարկութիւններ հանուիլ, թէ սկսէ չի կրնար սոսցուցուի թէ սկսի է։ Զարդիս գժուարին է պյան աեղբուն նախիկն գերբը որսչի, ինչպէս գժուարին է ցուցնել հոգւց մը սատանապին գերութենէն Ասութուծ թագաւորութիւնը մանելու անցքը։

Բայց այս երկու գիտաց մէջ ևս գործն Աստվածություն է, և փառքը նորու միայն :

Այս զարմանալի փրկութեան համար փառք մատուցանելէն ետքը, իսրայելացիք յառաջ գացին կարմիր ծովուն արեկելեան եղբրեն, հօվիտներէն և անապատէն մինչև ի Անա : իսրայելի այս չուն կրնայ գծադրուիլ : Մեռայ, կզիմ և Ան անապատը հաւանականապէս մինչոյն են, Յերրորդ ամենան, պյախին յանիրին, կամ մանաւանդ յանիսի կիսուն, իսրայելացիք հասան ի Անիս, իբր յետ երկամնեալ ճանապարհորդութեան : Հոյ տրուեցաւ օրէնքը, և իսրայելացիք մասցին հոյն մինչև կատարուեցաւ ինչ որ Ելից մասցեալ մասին, Ղետացւոց գիրքին և թուոց առաջին ինն ըլուիներուն մէջ կը պատմուի, պյախին մինչև յաջորդ տարւոյն երկրորդ ամսուն (մայիսի) քառանրորդ օրը, իբր մետասան ամիս :

Իսրայելացիք այս թաւականին չուելով ի Անոյէ, գացին հիւսիսէն ընդ անապատն Փառանու կամ թերեւս կարմիր ծովուն արեկելեան ճիւզն ի վեր, և հիւսիսէն ընդ կը՝ Արագաս, մինչև ի կադէս-բառնէ, Փառանուն հարաւային արեկելեան սահմանն մօս : Անոնց գեղ ի հիւսիս ճանապարհորդութեան մէջ, Ռափիդիմ մօս ի Անա, Տաբերա (Տրկիզութիւն), Կիրրօթ-Համբթամա (Քերեզմանիք յանկութեան) և Ասերովթ, պյախիս գեղքեր կատարուեցան, որոց պատմութիւնը շատ կոզմանէ արժանի և ուշագրութեան : Ի կադէս-բառնեայ լրտեսներ զրկուեցան գիտել խօսացեալ երկիրը, և գեղը լուր բերին, հաւանականապէս նոյն տարւոյն օգոստոսին : Ժազգուրդը արտօնչեց, և Ասուանի հրամայեց ետ զառնալ և թափառել անապատին մէջ, մինչև որ պյախ սերունդին գիտակունքն իշխային անապատին մէջ, Թու . ԺԴ . 25 : Իսրայելացիք պյախու ըրին : Տեղէ անզ թափառելով ի մեծի անապատին Փառանուն որ ի հարաւայ Պատմանին, նոյնպէս ի մեծ առաջաւ անապատին որ կը կոչըսէ կը՝ Պատմանդ կը՝ Արագաս :

արեկելեան բազուկ կարմիր ծովան : Ան Յարդանան : Թէ ուր և ի ինչպէս պյախ երկայն աարիներն անցան չենք գիտեր, և ոչ իսկ՝ թէ ինչ ճամբաներով անցան անապատէն, կամ թէ բաց ի մանաւանոյէն ինչ կերակուր արուեցաւ անոնց : Մովսէս կը ըսէ : “Հայ օրեր Սէիր լեռանը բոլորակը պատեցանիք, ” միշտ առաջնորդութեամբ հրեղէն սեռն և ամողյն, Թու . Թ . 2 : Ըովսէ կը յիշէ զանանու եօթնեւաան իջևանաց որ մեծաւ մանաւանդ անձանօթ են, և ուր իսրայելացիք հանգէան կոմ բանակեցան յառաջ քան զհասաննել իւրեանց ի դասին-գարեր, Թու . ԼԳ . 19-33, և յետ պյախիք կը յիշէ անոնց գարձն ի կադէս, անգ, 36, 37, յառաջնորդ ամսեան, Թու . Ի . 4, յետ անցանելոյ իբր երսունն և ութամաց : Անին պյախու երկրորդ անամբ բանակեցան ի կադէս, Մովսէս դրկեց առ արքայն կը պմայեցւոց, ինդրել թոյլուութիւն անցանելոյ անոր երկրէն, պյախին լերանց (Սէիր լեռն) շղթայէն որ է կը-Արագաս կոչուած մեծ հովտին արեկելեան կողմէ : Տես Եղափակ : Եղափակույցիք չըտուին անցք, և իսրայէլ տեսնելով որ կարող չը հարաւէն մանել զաղեաին, վառ զի քանանցցի հզը ցեղեր կը բնակէին հոյն, սակառուեցաւ բռնել պյախ մանիսն որ աւելի հարաւակողմ էր շարջ զեդովմաւ, Թու . ԻԱ . 4 : Եղափմէն գառանալէն քիչ ետքը, իսրայելացիք եկան Հովր, ուր մեռաւ և թագուեցաւ Ահարոն, Թու . Ի . 20-28 : Ցառաջ երթալով կը՝ Արագաս կոչուած հովտին ի վեր մինչ Գառակն-գարեր, կարմիր ծովուն արեկելեան ծոցին գլուխը, անցան արեկելեան լեռներէն, և ապա գարձան ի հիւսիս ընդ արեկելեան անապատն, պյախ ճամբան ընդ որ Մաշմետական ուղեւորց մեծ Ասորական կարաւանը կ'անցի զարդիս ի գնալն ի Մէքքէ : Իսրայելացիք հասան Զարեգի ճարր, Մովսէս հարաւային սահմանագլուխը, ճիշտ, ճիշտ յետ քառառուն ամոց ելից իւրեանց յեգիպասէ :

Հետեւալ ցանկը իսրայելացւոց իշեաններուն ցուցակն է իրենց ճամբանութեան ատեն անապատին մէջ :

bLb

b1f

Ա. ԵԳԻՊՏՈՍԻ Ի ՄԻՆԱ

ԵԼԻՑ ԺՐ -ԺՐ.

የኢትዮ ሥ.፩.

- Ասկըովթ, ԺԲ. 37.
 - Ոթու, ԺԳ. 20.
 - Փիարիօթ, ԺԴ. 2.
 - Անցք ընդ կարմիր ծավ, ԺԴ.
22, և երկքօրեայ չու յառագատին Սուր, ԺԵ. 22.
 - Մեռայ, ԺԵ. 23.
 - Եղիս, ԺԵ. 27.
 -
 - Ահն անապատը, ԺԶ. 4.
 -
 - Պափիգիմ, ԺԵ. 4.
 - Վինայի անապատը, ԺԹ. 4.

Բ. ԱԽԱՋԵՒՆ Ի ԿԱԴՐԱ ԵՐԿՐՈՇ ԱՎԳՈՒՄ

- Ախնայի անապատէն, Ժ. 42.

 13. Տարերա, ԺԱ. 3. Բ ՕՐ. Թ. 22.
 14. Կիբրօթ-Հաթթավա, ԺԱ. 34.
 15. Ասերովթ, ԺԱ. 35.
 16. Կադէռ, Փառանու անապատը,
ԺԳ. 4, 27. Բ ՕՐ. Ա. 2, 19.
Անտի կը գառան եւս և կը
թափախն երեսուն և ութ-
տարի, Թու. ԺԳ. 25-36.
 - 17.
 - 18.
 - 19.
 - 20.
 - 21.
 - 22.
 - 23.
 - 24.
 - 25.
 - 26.
 - 27.
 - 28.
 - 29.
 - 30.
 - 31.
 - 32.
 - 33.
 - 34.
 35. Դարձ և նորէն. Թառ. Ե. 1.

Digitized by srujanika@gmail.com

- Անապի անապատէն, հր. 16 .
Ավրոբ-Հաթթավա, համար 16 .
Ասերովթ, համար 17 .

Ութթամա , համար 18 .
 Ուեմն-Փարէս , համար 19 .
 Լեռնա , համար 20 .
 Ուսոս , համար 21 .
 Կէլաթթա , համար 22 .
 Ափար լեռը , համար 23 .
 Քարագատ , համար 24 .
 Մակիզզիթ , համար 25 .
 Թաթթ , համար 26 .
 Թարս , համար 27 .
 Մատեկա , համար 28 .
 Հասմնան , համար 29 .
 Մասկրոթ , համար 30 .
 Բանէ-յական , համար 31 .
 Հորդացգագատ , համար 32 .
 Եսերաթթա , համար 33 .
 Երբարձր , համար 34 .
 Գասինչ-ցարեր , համար 35 .
 Խալէս , համար 36 .

Գ. ԿԱԴԵՍԻՆ Ի ՑՈՐԴԱՆԱՆ

ԹՈՒ. Ի., ԻԱ. Բ. ՕՐ. Ա. Բ. Ժ.

ԹՈՒՈՑ ԼԳ.

- կադեսին, թու. ի. 22 .
36. բերոթ-քանէ-յական, թ. օր . ժ. 6 .
37. Հով լեռը, թու. ի. 22 . կամ
Մոսկրա, թ. օր . ժ. 6 , ուր
մեռաւ Ահարոն .
38. Դադդագ, թ. օր . ժ. 7 .
39. Ետերաթա, թ. օր . ժ. 7 .
40. Ճանապարհ կարմիր ծովուն,
թու. իԱ. 4 . Ելաթայ և
դասին-դարերի քովէն, թ.
օր . թ. 8 .
- 41.
- 42.
43. Որովթ, թու. իԱ. 10 .
44. ԽԵ-աբարիմ, թու. իԱ. 11 .
45. Զարեդ ձորը, թու. իԱ. 12 .
թ. օր . թ. 13 , 14 .
46. Առանի ձորը, թու. իԱ. 13 .
թ. օր . թ. 24 .
- 47.
- 48.
49. Ջրհորը յանապատին, թու .
իԱ. 16 , 18 .
50. Մաթանա, թ. Ա. 19 .
51. Նասլիէլ, թ. Ա. 19 .
52. Բամօթ, թ. Ա. 19 .
53. Փառած, գրուած է Աբարիմի
կարգը որս մասն էր Փառ-
ած, թ. Ա. 20 .
54. Բասանու ճամբազ Մովկարու
գաշող Յորդանանու քով,
մօտ յերկով, թու. իԱ .
33 . իթ. 1 .
- Ելլասար, Ծննդ. ժԴ. 1 , 9 . Թերես
միւնյա երկիր ընդ Թելասարոյ, Դ
Թաթ. ժԹ. 12 . Ես . Լէ. 12 Աբա-
րիէն թարգմանութիւնը կը կոչէ
զայ Հայուսատան :
- Եկեղեցի : Եկեղեցի թարգման-
ուած Յունարէն բառը կը նշանակէ:
ընդ Հանրապէս հասարակ կամ կրօ-
նական ժողով . և երբեմ այսպէս կը
թարգմանուի, ինչպէս Գործ . ժԹ.
32 , 39 . Նոր կոտակարանին մէջ հա-
սարակօրէն կը նշանակէ կոտական
երկրագալուաց ժողով, թէ Հրեա-
կան, ինչպէս Գործ . ի. 38 , և թէ
Գրիսուանէական, ինչպէս Մատթ .
- ԺԶ. 18 . Ա. Կորնիթ . Զ. 4 : Վ. Երջին
միավոր աւելի ընդհանուր է, և պյո-
պէտ գործածուած է կրկին նշանա-
կութեամբ, ուսար կը նշանակէ
4 . Ընդհանուր Գրիսուանէական ե-
կեղեցին, թէ անտեսանելին որ կը
բազկանայ յայնց որոց անուանք
գրեալ են յերկին, և զօր կը ճանէ-
նայ Աստուած, բայց մենք չենք ճանէ-
նար, Երբ . ժԹ. 23 , և թէ՝ տեսա-
նելի եկեղեցին որ կը բազկանայ ի հե-
տևզայ Գրիսուոսի յերկրի աստ,
կող . Ա. Ա. Տիմ . Գ. 5 , 15 .
2. Զիրենք Գրիսուանէայ գաւանո-
ղաց մասնաւոր եկեղեցի կամ խումբ

մը, որ մէկակզ գալով պայտօն կը մատուցանեն անզ մը. Այսպէս կ'ըսսի, Հասկմայ, կարնթոսի, Եփեսսի, Փիլիպպէի և այլ քաղաքաց եկեղեցիներ, առ որո Պօլոս առաքեալ ուղղց իր թողթերը:

Ենավա, անձաւելի անունն Աստուծոյ առ Երբայիցիս: Այս բառը երբէք յօդ չէր առնուր, և ոչ իսկ անոր յոդնակին կը գտնուի: Հընայք չէին բերան առնուր այս անունը, և երբ կը հանդիպէին այս անունն ի Սուրբ Գիրս, կարդալու առեն փոխանակ պ'նը կ'ըստին Ազնամյի, այսինքն Տեր, կամ Ալանիմ, պահին Առուստ: Տես Աստուծացունչին մէջ Ենովո բառը կը դրակի յիշեալ երկու բառերէն մէկուն ձայնաւորներով: Հատերը կը կարծէն թէ Ենովո բառն հին առենք կը կարդացուեր Են-հին, բայց այս սաղդ չէ: Բառին նշանակութիւնն է ի, կամ իմ: ի, այսինքն եռուն, բառը, կը ցուցին զիշեադպյան թիւն, զանկառութիւն, զանիփախութիւն և գրավանդակ աստուծացին անսահման էսաթիւնն, որ է գրաւ կամ երաշխաւորութիւն թէ Աստուծ պիտի կատարէ իւր բայր իսոստումները: Տես և ԵԼ. Գ. 14, իս եմ որ եմ, որոյ նշանակութիւնը առ Աստուծած յօդուածին մէջ: Ելից Զ. 3 Համարին մէջ Աստուծ կ'ըսէ: "Արքահամին, իսահամին ու Յակոբին Ամենակարող Աստուծաց անունով երեցայ. բայց իմ Ենովո անունով անոնց չայսանուեցան: " բայց և պ'նը կ'երեկ թէ Ենովո անունը ծանօթ եր ի սկզբանէ, Մննդ. Դ. 1: Կրոնայ կարծուի թէ ինքն Աստուծ, երբ զմարդն Արտամ անուանեց, զինք անոր Ենավա անուամբ յայտնեց. բայց երբ հահապետաց յայտնեց զինք, յատագէս այս անունը չառաւ իրեն՝ ինչպէս առաւ երբ Մ-զէսի յայտնուեցաւ, և ոչ այն առաւան խրին նշանակութիւնն իմացոց անոնց՝ ինչպէս իմացոց Մովսէսի: Հահապետաներուն կ'ըսէր. "Ես եմ ամենակարօղ Աստուծը, " Ժ. 1. Ի. 24. կամ, Ես եմ Ենովան, Արքամին, ևն, Աստուծածը, " բայց ոչ երբէք լսէ, "Ես եմ Ենովան:

Եհսպայիրէ, Տեր ոչո՞ւ ուժուն, կամ, Տեր ոչո՞ւ Ն-ի-ինան: Արքահամ առաւ պյու անունը աեղջոյն ուր պիտի զահէր իւր որդին զիսահամկ: Մննդ. ԻԲ. 14: Արքահամ առաւ պյու անունը, ակնարկելով պատառանիք զր առաւ իսահամկայ հարցման, ըստ 8 համարին, թէ "Աստուծած իրեն ոզակէզ ըլլալու գառը պիտի պատրաստէ": "Եհսպանիի, Տեր Եմ ուրացի Ե, ԵԼ. Ժ. 15:

Եհսպայ-շալօմ, Տեր Խ-ը-ը-ն-ի-ն-ա, կամ, Խ-ը-ը-ն-ի-ն-ա Տեսուն: Գերէն առաւ պյու անունը սեղանին մը զոր շինց ի սեղանջ ուր Տերոջ Տրել-ասկը երեցած էր անոր, և ոզունած էր զնա ըսելով, "խաղաղութիւն ըլլայ քեզի, "Դատ. Զ. 24:

Եհսպաշամն, Տեր հա Ե, Եղեկել տուաւ պյու անունն ապագայ սուրբ քաղքի մը, Եղեկ. ԽԲ. 35:

Եղ, ի վաղուց հետէ կը գործածուէր յարենլու, ոչ միայն քահանայ կամ Թագաւոր օծելու, այլև առաստարակ յուրիւ, մօրուք և մարմինն օծելու, Մննդ. ԻԲ. 18: Տես և Օծել: Եղը կամ ձեմն ընդհանրապէս կը գործածուէր նուև ի կերակուր, Եղեկ. Ժ. 13: Նոր և բաղցը ձեթը նախամեծար էր քան զկոդի և քան զմարդ համ ապաւ համար կերակրոց, և տակաւին յԱսորին զբիթէ ամէն տեսակ կերակուր կ'ենի ձեթով: Նուև իրեն ուտելի նուէր կը մատուցուէր տաճարը, որոյ հետ սովորութիւն էր մատուցանել նուև բարտկ ալիւր, Ղ. Ա. Ե. 11. Զ. 21:

Լապտերաց համար ևս մարտուր ձեթը լւա կը համարուէր, և կը գործածուէր վկայութեան խօրանը լրտաւուրելու: Ձիթոյ պյու պյունոյլ գործածութեանց պատճուաւ ձիթենույ մշակութիւնն էր մին յընդառնուր և ի շահարեր նիւթոց, Ա Մնաց. ԻԲ. 28. Ամ. Ժ. 2: Ձեթը, ցորենոյլ գինեցոյ պէս, խանթի և առեռոց վաճառէր, Բ Մնաց. ԻԲ. 28. Եղը. Գ. 7: Լաւագյն ձեթը կը մզուէր ձիթապազէն, մինչդեռ պուոզ դայար և կանանչ էր, թեթէ ծեծմամբ կամ մմլումը, Ել. Ի. 20. Խթ. 40: Զարդին, ինչպէս նուև հին ատենք, հա-

ուռն ձիթապատըզ կը ճմղուի վրայէն
քարե գլաններ անցումնելով : Ճմղուած
ձիթապատըզ յետոյ կը մղուի ձիթ-
ոյ աղօրուոյ մէջ, Երբայցեցերէն,
և միշտէն : Ձիթապատըզ հատերն հի-
ման ոռոգով չեն կախուիր, բայց կե-
րեի թէ այսպէս կը ների Երբայցեցիք,
գէթ ըստ մասին, եթէ ձիթապա-
տըզք կախուզ էին, Միք . 9. 15 :
Գէթսեմանի, այսինքն՝ չինոյ խառն-
հաւանականապէս առած էր այս ա-
նունն ի սկզբան հոն մօտ գտնուած
ձիթոյ մամիչ մը : Տես Զիրենի :

Եղամ, երկիրն որ յետոյ կոչեցաւ
Պարկաստան, Ծննդ . Ժ. 1 : Այս
երկիրը կոչուած էր Եղամ՝ յահուն
որդույն Սեմոյ, Ծննդ . Ժ. 22 : Եղն
և Հոռոմայեցի մատենագիրը կը կո-
չին զայն Եղիմային, որ կը պարու-
նակէր զմանն ինչ Ասւիսիսայի,
այժմ՝ Քուշանք, կամ, որ աւելի
հաւանական է, կը պարունակէր ամ-
բողջ Ասւիսանա : Հօշ կամ Շուշան
քաղաքն այս երկրին մէջ էր, Դաս.
Բ. 2 : Տես և Գործ . Բ. 9 :

Եղբայր կը նշանակէ ի Սուրբ Գի-
րը որդի մինչոյն ծնողէ կամ ի ծնո-

զաց, Մատթ . Ժ. 2 . Ղուկ . Զ. 14.
Եղբօրորդի, քեռորդի և կամ մօտա-
ւոր ազգական, Ծննդ . Ժ. 8 . Ժ. 7.
16 . Յովհ . Է. 3 . Գործ . Ա. 14 . աղ-
գակից կամ Հայրենակից, Մատթ .
Ե. 47 . Գործ . Գ. 22 . Երր . Է. 5 .
ընկեր, հաւասար, Մատթ . Ե. 23 .
Է. 3 . սիրելի, թ թագ . Ա. 26 . Գրի-
տոննեայ իրը Աստուծոյ որդի, Գործ .
Թ. 30 . Ժ. Ա. 29 . Մատթէի գլ . Ժ. 46-50 . Ժ. 55, 56 . և Մարկ . Գ. 31-
35 համարներուն մէջ Գրիտոսի եղ-
բարը այնպիսի կապակցութեամբ
յիշուած են իրենց մօրը և քյորերուն
հետ, որ կրիանկը հաւանականապէս
ըսկէ թէ անոնկ էին որդիք Մարիա-
մոն և Յովհաննայ, կրտսեր քան թի-
ուու : Բայց և այնպէս ըոլորդին
ուսոյդ չէ այս : Մատթէի Ժ. 55
համարին մէջ յիշուած Յակոբ, Յով-
հու և Յովդա, էին թերեւ նշյն
Մատթէի Ի. 56, Ղուկայ Զ. 15,
16, և Յովհաննու Ժ. 25 համար-
ներուն մէջ ակնարկուած մօրաքե-
ռորդիք Յիսուսի, քանզի կրէովաս
և Ալիքսս հաւանականապէս միե-
նոյն են :



Եղեւին, աղնիւ ծառ մշտադալոր | Ղ. Բ. 12 . Եղեկ . Լ. Ա. 3-6 : Այս ծա-
ռաշակեալ ի Սուրբ Գիրս, Սաղմ . | սերն էին ընդ հանրապէս լոյն և

բարձրաբերձ, սմանց շըլապատն էր երեսուն և հինգէ մինչեւ քառասուն ուր, և բարձրութիւնն ինսուն։ Եղենիը կարձակէր իւր լոյնատարած և գրեթէ հորիզոնական ոստերն իր տասն կամ երկոտասան ոտք ի վերջ քան գդետինն ։ Նուրբ և ուղիղ և իր մի մասնաշափ երկայն տերեները շատ իիս են։ Եղենւոյ պտուղն է, մայր ծութին պտղոյն պէս, փրը կու։ Այս անուանին ծառը կը բռնի Արօյոյ մէջ ոչ միայն Լիբանան, այլև Ամանոս և Տաւրոս լեռները և այլուր յԱրեւել, բայց ոչ ուրեք կը հասնի Լիբանանու եղենիներուն մեծութեան և բարձրութեանը։ Մշակուած է նաև Եւրոպայի պարտէղերուն մէջ։ Այս տեսակէն երկու շատ պատուական ծառ կը գտնուի Անդզիոյ Չիզուի կոչուած քաղաքը։ Նաև Բարիփի բուսարանական պարագանէր կոյ շատ գեղեցիկ եղենին մը։ Եղենւոյն լոյնատարած ոստերուն և կոնածե գագաթան վայելուչ համատութիւնն է որ գեղեցիկ կ'ընէ այս ծառը։ Խէժը որ կը ծորէ եղենւոյն բունէն և կոնածե պաղէն՝ բաղամինի պէս կտիւղ է, և անուշահուա իրեւ զբաղամն ։ Եղբէքի։ Այս ծառին բոյրատիքն ամէն բան ստորիկ բաղամն կը հոտի, ուստի եղենւոյ անապան այնպէս ախորդելի և անուշահուա է, որ մեծ զուարձութիւնն է ոյն անտառներէն անցնիլ, Երգ. Դ. 11. Ուս. Ժ. 6. Եղենափայտը յարմար է մեծապէս շինուածներու, քանզի զարա է փոտութենէ, և ճճներ շեն թասեր անոր, ուստի և տանց յարկերը, և ունենկաց յատակը և ձեզունը ածակելու համար գերան և տախտակ ընդհանրապէս այս ծառաւն կը կորուին։ Փայտը կարմրագյն, գեղեցիկ, պինդ և անսոս է։ Պերսեպոլիսի պալատը, Երուսաղեմի տաճարը և Սողոմոնի պալատն եղենափայտէ շինուած էին, և Լիբանանու անտառին տունը, թերեւ պապէս կոչուած էր, վառ զի շատ եղենափայտ գործածուած էր անոր շինութեանը, Գ. Թագ. Ե. 2. Ժ. 17. Եղենւոյ անտառներէն որ ժամանակաւ կը ծածկէին Լիբանան հիմա սակաւք մնացած են, Ես. Բ. 13.

Ժ. 19. թէպէտ տակաւին կան ցիր տառ անդ ծառեր որ բռն եղենւոյ կը նմանին։ Մեծամեծ և հնագյուղ եղենիք, որ բռն եղենին կը կարծուին, կը գտնուին անտառի մը մէջ, քիչ հեռու Պալազէլէն Տրիպոլիս տանող ճամբուն վրայ որ Լիբանանէն կ'անցնի, լեռան արեմտեան կողմի գագաթէն քիչ վար, Լիբանանու բարձրագյն գագաթան ստորոտ։ Այս անտառին ծառերը սակաւ են թուով, բայց շատ հին, թերեւ Գրիտոսի ժամանակէն, իր 400 կամ 500 մատադատունկ ծառերով իտան։ Տես և Լիբանան։

Եղենին բառը Սուրբ Գրոց մէջ, բացի ճշմարիս եղենւոյ Լիբանանու կը թուի նշանակել երբեմն բեկենի և երբեմն մայր ծառ։

Եղենակ, քաղաք Ամովիչացւոց, մօտի մայրապաղպէ նոցա յԵսէբոն։ Եղեաղէ ինկաւ բաժին Ռուբենի, Թու. Լ. Բ. 3, 37։ Եսայի և երեմիա ոյս քաղցին գէմ սպանալիք կ'ընէն, յիշելով զայն Մափարացւոց քաղաքներուն հետ, Ես. Ժ. 4. Ժ. 9. Երեմ. Խ. Բ. 34։ Եղեաղէի, որ այժմ իշ-Առա կը կոչուի, աւերակները կը կենան իր մէկ մզոն կամ տէկի գէտ հիւսիսային արեւելք յԵսէբոնէ։

Եղեկ, երբեմն կը նշանակէ տնկոյ մը, ինչպէտ զոպայի, կոթը կամ ցողունը, Մատթ. Ի. Ե. 48. Յոհէ. Ժ. 29. Սակայն սովորապէս եղեկ բառը կը նշանակէ յատուկ տունկ մը որ ճախնային տէղեր կը բռնի, Յոր. Խ. 21. Ես. Ժ. 6. Ե. է նուր և դիւրաբէկ, ուստի և համարուած է իր նշանակ կամ օրինակ տկարութեան, Գ. Թագ. Ժ. 15. Դ. Թագ. Ժ. 21. Ես. 1. Զ. 6. Եղեկ. Ի. Բ. 6. և անհառուատութեան, Մատթ. Ժ. 7. “Զախճախած եղեկը,” Ես. Խ. 3. Մատթ. Ժ. 20. օրինակ է բեկեալ սրտի մը որ մօտ է իխալ անյուսութեան մէջ իր մելքերը և կորուսեալ միհակը ճանշալով։ Գրիշը կը պաշտանէ և կը զօրոցնէ շնորհը այսպիսի հոգիներ։

Եղեգն հին ատենը կը գործածուէր իրեւ գրիչ և իրը չափ, Եղեկ. Խ. 5. Խ. 16. Կը կարծուիթ թէ Հըեւց

մէջ “եղեգ” կոչուած շափն իբր տասն
ոսք երկայն էր :

Եղիա, Եղիւ և Առուած իմ, մար-
դարէ, բնիկ թեղացի ի Գաղատդ,
Գ Թագ. գ. 1. Եղիայի ծնողը և
նախկին պատմութիւնը ծանօթ չէ:
Անոր անվեհեր հուսատարմութիւնն
առ Աստուած զբանեց Աքատարու
և Յեղարելոյ բարկութիւնը, մանա-
ւանդ երբ Եղիա, ի պատիժ մեզաց
խրայիլ, ոպասնացաւ բազմամեռյ
երաշուութիւն և ոով 908 ին նախ
քան դիր : Աստուած աղդեցու-
թեամբ Եղիա պատմինց գերիթ
հնդկատին եղերը, ուր հրայիւք կը
կերակրու էր ադաւաներէն: Անկէ գր-
նաց Փիւսիկեցւոց Սարեկթա քա-
զաքը, ուր հրաշքով մը իրեն կերա-
կուր հայթոյինց, և ուրիշ հրաշ-
քով իւր ասպնջականին մեռեալ
տղան յարոց: Դասնալով առ Ա-
քատը, ոյն մեծ բազմութիւնն հա-
ւաքել տուաւ կարմեղոց լեռը, ուր
Աստուած պատառանինց Եղիայի
“Կրակով,” և Բահատու քուրմերն
ոպանաւեցան: Անսանն դադրեցու-
երկայն և ոսոկալի երաշուութիւնը և
տուատ մնձրե տեղաց յերկնից ա-
զօթիք մարդարէն: Եղիա տեսնե-
լով թէ Աստուած այս պանչելի
դործն ևս յապաշխարութիւն պիտի
չըերէր Հրէից ազգը և անոր իշխան-
ները, գրեթէ յուսահատեցաւ: Խոյս
տուատ անապատը, և բերուեցաւ
Աստուած լեռն, ի Քոյեր, որ Աս-
տուած զօրութիւնը և ողորմութիւնը
տեսնելով միիթ արուած էր: Դարձ-
եալ զրկուեցաւ երկայն ճանապար-
հորդութեամբ ի Դամասկոս, օծանել
զԱղսէլ թագաւոր Ասպւոց: Եղիա
օծեց նաև զցէու ի թագաւոր Խորա-
յեի, և զեղիսէ Կոչեց լինել մար-
դարէ: Յետ վեց ամաց յանդիմանեց
զԱքատը և զեղեցրել անսն անի-
րաւութեանը համար ընդդէմ Նու-
րովթայ: Յետ այնորիկ միւսանիամ
երեցու Աքատիսի մահը մարդարէտ-
անլու, և իջեցուց հուը, յերկնից եր-
կու խումբերու վրայ որ զանի բռնելու
զրկուած էին: կանխաւ իմանալով
թէ ի մօտոյ պիտի վերտնար երկրէս,
կու տայ իւր վերջին երաւաները մար-
դարէից գորոցին, հրաշքով կանցնի

Յորդանանէն, և կը յափշտակուի
երկնիք հրեցէն կառօք տաանց ճա-
շակելոյ զմահ, թողլով իւր վերար-
կուն և պաշտօն աշակերտին իւրում
Եղիսէի, Գ Թագ. Ժի. Ժի. Թի. Ա. և
Գ Թագ. Ժի. 2:

Եղիայի վերանալը գիպեցաւ իրը
896 ին նախ քան զիր: Կը կարծուի
թէ յառաջ քան զիրանալ իւր
գրած էր նամակը, որ ութ տարի
եղը կիմացնէր Յերսորվամայ անոր
մօտալուր հիւանդութիւնը և մահը,
թ թագ. Ժի. 12-19:

Եղիա էր մին ի նշանաւոր և պատ-
կառելի մարդարէից Երրայեցւոց Եր
անվեհեր, հաւատարիմ, անողոք,
տնձնաւրաց, և նախանձնաւոր փա-
ռացն Աստուածոյ: Եղիայի ամբողջ
վարը և կեանքը նշանաւոր է ա-
ռանձին բարյական մեծութեամբ: Երիտ
պատմութեան մէջ յանկարծ
կերեայ առանց առաջուց ծանօթու-
թեան, և աներեւոյթ կը լուս
ուզ: Կը ուսի լինել յերկնուատ
դրկուած պատգամութեանց կար-
գէն է, և ի է հրահանդգք: Ապա-
քէն մեծ պատիւ էր Մովկէսի և Ե-
ղիայի որ, շատ դաբրէ յեռոյ քոն
գիփիսուիլ նոցա յերկնոս, անձու մի-
ոյն երեցան պյակերպութեան լե-
ռի, վկայելու թէ կան երկիք, և
ֆրկնին հետ խոնկլու անոր մահուան
վրայ, Ղուկ. Թ. 28-35:

Յովհաննէս Մկրտիչ կանխաւ խոռ-
ուացուած էր ընդ անուամբ Եղիայի,
վասն զի վարսէք և բարյիւք նման
պիտի ըլլար Խորապէի այն հին մար-
դարէին, Մաղ. Դ. 5. 6. Մատթ. Ժ. 10-13:

Եղիար, երիցագոյն եղրայր Դաւ-
թի: Եղիար էր իիստ և նախանձու
առ Դաւթիթ, և այնպէս հաստատեց
գուատառտանն Աստուածոյ որ ոչ թէ
երեւութիւն կը նայի պէտին, Ա-
թագ. Ժ. 6. 7. Ժ. 28:

Եղիազար, 1. երրորդ որդի Ահա-
րոնի, և քահանայացես յետ նորա,
Ել. Զ. 23. Թու. ի. 25-28: Քահա-
նայապետութիւնը մաց Եղիազարոյ

ցեղին մէջ եօթն աղդ, մինչև ի ժամանակն չեղեսյ, երբ կը տեսնենք զայն տաեւալ իթամարայ զարդին: Առ Դաւթիւն և Սովորութիւնորդն արուեցած էղիապարայ տահմին, և այնպէս տեսց մինչև յետ գերութեան:

2. Մին յարդւոց Արքանագարայ: Մեծարեցաւ տապանակին պաշտօն տառելուն համար, մինչդեռ Աստուծոյ ուխաին այս նշանը կը դանուեր անոր հօրը առունը, Աթագ. ի. 1.

3. Դաւթիւն ախյեններէն մին, Բ. Թագ. ի. 9. Ա. Մնաց. ԺԱ. 11-18:

4. Դամանակացի օրինաւոր ժառանդ Արքահամու, մէթէ Արքահամ մեռնէր անզաւակ, Ծննդ. ԺԳ. 2: Ծնդհանրապէս կը կարծուի թէ Եղիազար էր՝ Երբիցազայն ծառայն, որ յետ վաթուն և հինգ ամաց դրկուեցաւ կին բերել իսահակայ, Ծննդ. ի. 1: Բայց օրովհետեւ այս կիրինցյն անունը արտած չէ, սրովհետեւ Արքահամ ունէր մօս ազգականներ, իշխացէ զովու և պյլը, և որովհետեւ ապացուց չկայ թէ Արքահամ երրէք բնակեցաւ Դամանսկո, ունանք կը կարծեն թէ Եղիազար էր մին ի մատոււոր ազգականաց Արքահամու և կը բնակէր ի Դամանսկո, և թէ “տան ափիքը”, և “տան ծառան”, ըստ բնագրին “տան որդին”, մինչդն նշանական թիւնն ունին, այսինքն օրինաւոր ժառանդ գերգաստաննին:

5. Աւրիշ շտաեր կը յիշուին Եղիազար անսատմի, Ել. ԺԲ. 4. Ա. Մնաց. ԺԵ. 24. ի. 16. Բ. Մնաց. ի. 37. Պ. աւ. գ. 29:

Եղիակիմ, 1. մին ի թագաւորաց թագայ, Դ. Թագ. ի. 9. Տ. Յովակիմ:

2. Եղիեկացի արքանի պաշտօնէից մին, որ այլը հետ զիկուեցաւ խօսիլ զիրուսողէմ պարարող Ասորետանցից զօրաց սպարապետին Ռափսակայ հետ, Դ. Թագ. ԺԲ. 19. Ես. Լ. Զ. 37: Տես Անձնեքերիմ:

Եղիասիր, քահանայապետ յառաւրու Նեւեմիսի, որ մասնակից էր վերոախն շինութեան պարսպին Երուսաղեմի, Նէւմ. գ. 1: Հաւանականապէս նոյն անձն էր որ յետայ ամբատանուեցաւ իրբեկ պղծիչ տաճա-

բին, այս չենքին սենեակներէն միոյն մէջ բնակեցնելով Տեթանոս մը և Ալմանացի մը, որ անոր ազգական էր, Բ. Օր. ի. 9. 3, 4. Նէւմ. ԺԲ. 10. ԺԳ. 1-9:

Եղիմամ, մին յիջեանց իսրայելացւոց յերթալ նոցա ի Անս, Ել. ԺԵ. 27. ԺԳ. 1. Թու. 1. Գ. 9. Ընդհանրապէս կը կարծուի թէ էր այժմուն Վահի Առուունտէլ, ընդարձակ հովիտ որ կ'երթայ ի հարաւոյ արեւմբակ գէպ ի ծով, Առւելէն իրը քառատօնն մզն գէպ արենելք: Հոս կային աղքար մը և տառուներ, մացարք և թուովք բազումք, և սակաւ մոշչյք և արմաւենիք:

Եղիմաս, հրեայ կախարդ, յապարանս Սերգիսոսի Պօղոսի, Հռովմայեցի փոխանակի բգեշչին կիպրոսի Պափոս քաղաքը: Պօղոս առաքեալ խօսիւ յանդիմանեց զվեցիմաս, և զարկաւ զանի իսկոյն կուրութեամբ, վասն զի ճշմարտութեանը քննելէ բրդելը կը շնառա զփիխանկան բգեշչին որ յօժար էր թողուլ կուրութիւնը և մեապաշտութիւնը, և զաւետարանն ընդունել, Գործ. ԺԳ. 6-12: Եղիմասայ կուրութիւնը պիսի տեէր “տան մը”, և պիսի ծառայէր անոր հոգեւոր լուսաւորութեանը:

Եղիմէն, ծանօթ տունկ իսյութիչ, որ անմշակ երկիրներ կը բռննի, Ես. Լ. Բ. 13. Ովս. թ. 6. Եղիմէն թարգմանած է Երբայեցերէն տարրեր բառ մը, Յոր. լ. 7. Առակ. ի. 9. 31. Սոփան. Բ. 9, որ կը թուի նշանակեն Եղիմին մէկ մեծ աեսակը:

Եղիմաւ, Եղիսւ և Ասուսապէտ նորու, ծնեալ ի Բուզ, Ծննդ. ի. Բ. 21, որ էր, հաւանականապէս քաղաք Եղիմայեցւոց, Երեմ. ի. Բ. 23, թերեւս Բօսրա, Երեմ. ի. Բ. 7, 8, 13: Եղիմաւ եկալ վշտակից բլլալ Յորայ անոր ձախորդութեանը համար: Խրերեւ Եռանդուն, հանճարեղ և րարեպաշտ երիտասարդ, ուշագրութեամբ ունինդիր եղաւ Յորայ և անոր բարեկամաց խօսքերուն, վերջապէս բակուրով խօսիլ, երկայն ջատագովածթեամբ աւզքեց անոնց խօսքերը, Յոր. Լ. Բ. Եղիուորի խօսքերն առ Յոր բարեկամական և մեզմ էրն, թեպէտ իրտացի: կը մեղագրէ զՅոր որ զինք

կ'արդարացնէր մանաւանգ քան թէ զԱստուած Յորայ հակառակիրդները կը զարսաւէ որ զՅոր իրբեկ կեղծաւոր կը դատապարաէին, անդէւտ ըլլալով՝ Աստուածոյ նախաֆնամնեթեան զարմանաեացը։ Այլ և այլ իմաստներով գեղեցիկ կը յայտնէ իւր հաւաքին Աստուածոյ ողորմութեանը որ ներող և նորոգող է գէպ ի մեզաւորս, Յօր. 1. կ. 23, 24, 27-30։ Աստուածաշանչին թերեւ հնադշյն դիրքին (Յօրայ) այս համարներն ունին անառակ որդւոյն առակին բուն ոգին։

Եղիսաբեր, Աստուած է իւրառած նորս, ջերմենանգ կին ի դատերաց Ահարոնի, կին Զաքարեսոյ և մայր Յոփհաննու Մկրտչի, Ղուկ. Ա. 5-25, 36, 39-80։

Եղիսայ, մին յորդւոց Յաւանայ, Մննդ. Ժ. 4։ «Եղիսայի կղղիները» որ կապուակ և ծիրանի կերպուո կը զրկէին ի Տիրոս, Եղեկ. Խէ. 7, կը կարծելին համակիլ Յունաստան և անոր մօտակայ կղղիները։

Եղիսէ, աշակերտ և յաջորդ Եղիսյի Եղիսէ էր մարգարէ Խորյուկի առ Երբորսվամաւ, Յէռուաւ, Յովա. քաղաք և Յօվանաւ, 903-838 նոր քան զԲր. Եղիսէ ծնած էր Արէլ-մատուլս, ուր զրազած էր Էրկիր հերկելու, մինչ Եղիս կոչեց զաւ լինել մարգարէ, զ թագ. ԺԲ. 16. Յետ ամոնց ինչ Եղիսէ ականատես եղաւ Եղիսյի հրաշալի համբարձման, ճեղքեց զՅորդանան անոր մաշկեկաւն, և յաջորդեց անոր իրբեկ գլխաւոր մարգարէից գպրցին։ Իր մարգարէութեան երկար միջոցին առէպ մասնակից էր Խորյուկի թագաւորութեան հասարակաց գործերուն։ Հաւա շատ հրաշշէ գործեւեցան բանին Եղիսէի։ Ի հրաշշը տուսի ոմանիք էին՝ Ներկարովի ջուրերուն բժշկութիւնը, պյուի կնազ ամանին ձեթով լիցուիլը, և ջուր արուկը Յուգայի, Խորյուկի և Եդովակյեցւոց գաշնակից բանակե ներուն, Աթենեմացի կնոջ որդի տըրսիլը և յետոյ անոր յարաւութիւնն առանուը, Հէւեմանայ ի բարաւութենէ որբուկը, Գէւեղի յանցանաց իմացուիլը և անոր պատժուիլը։ Եղիսէի պատմութիւնը կայ Դ թագաւորաց

Բ. Թ. գլուխներուն, և Ժ. Գ. Գլխյն 14-21 համարներուն մէջ Անոր մահուան սուզգը կատարեց Յովուզ թագաւորն հանգերձ ժողովրդեամբ, և մէկ տարի եւոքը Եղիսէի գերեզմաններ թաղուած մեռեալ մը յանկարծ յարութիւն առաւ։


Եղիսիազ, Աստուած է զըրաբիւն նորս, Ճննդեամբ թեմանացի, և բարեկամ Յօրայ, Յօր. Բ. 11։ Տես և Մննդ. 1. Զ. 10. Եղիսիազ կը թուի լինել երբցադշյն քան զԲազգաւ և զԱսոփոր, և առաջին եղաւ ի խօսել առ Յօր, Յօր. Գ. Դ. Դ. Ժ. Ֆ. Ի. Բ. Եղիսիազավաք, որդի և յաջորդ Նարուգոգուստորայ, արբայի Բարելցցւոց, 561 ին նախ քան Դիր Բարեկամաբար վարսէիլ ընդ Յօվակինոյ գերի թագաւորին Յուգույի, հանելով զանիք բանտէ, և մեծարելով ի վեր քան զԱսու գերի թագաւորին Յուգույի, յիշ և մասն է իրեւ գովութիւն Եղիսիազավաքայ, Դ թագ. Ի. Ե. 27. Երեմ. ՄԲ. 31-34. Անոր թագաւորութիւնը կարճ եղաւ, վասն զի սպանուեցաւ դուռաճանութենէ մը որպ դրսէ էր Եղիսիազավաքայ քեռայըը Ներիգաւար որ և յաջորդեց անոր։

Եղիսիազարքար: Եղաւնզը Հրէից քահանայպետին լահջապահակին մետառաներոդ պատուական քարն էր, Ել. Ի. Բ. 20. Այժմու Եղիսիազարքարը մասի սպակաւ ինչ նմանութիւն ունի կոչուած քարին։ Եղիսիազարքարին դշնը մարդց Եղիսիազ գյոնն անի, և աստի առած է անունը։ Յայտնի չէ թէ Եղիսիազարքար թագամանուած Երրոյսեցերէն բառը բուն եղնդնաբարքար կը նշանակէ ։ բայց կը նշանակէ պատուական քար մը, Մննդ. Բ. 12. Ել. Ի. Ե. 7. Ի. Բ. 9-12, 20. Եղիսիազարքարի նման մարմարինիք տեսակ մը ծանօթ էր Յաւանաց, և թէրեւս պյու և եղիսիազարքը, որմէ մեծ քանակ մը պահած էր Դաւակիթ առասրին համար, Ա. Մնաց. Ի. Բ. 2.

Եղաւնզն, ինկարկութեան հտմար գործածուած տնուշտոս նիւթոց մին, որ Արքութիւն կչուուած տեղը միայն կը ծխուեր, Ել. Լ. 34. Կը կարծուի թէ էր Եղաւնզ կուսած տեսակ մը խեցեմորթի պատեսնը, որ երբ կը կը կը կը նշանակէ, մշկի հօտ

կ'արձակէր : Եղաւոնդ կոյսուած իմցեմորթին լաւ անսակը կ'ելլէ կարսիր ծովէն, և է նպիտակ և լոյն :

Եղջերու, անսակ մը էրէ փոյրի, ուսւրը ըստ Ղետական օրինաց, Ղետ. ԺԲ. 15, բարձրութեան, թեթևութեան և զայելչութեան կողմանէ անուանի, Երդ. Բ. 9. Ես. Լ. 6.



ԵՂՆ ԵՒ ԵՂՆՈՐԹ

Կը նշանակէ նաև եղն կամ եղնիկ, ոյորիքն եղջերուին էրը, նոյնպէս անուանի թեթեսութեան և ձեղին փոյրելչութեան կողմանէ : Եղջիկն եղջիւր չունի, ինչպէս նաև անանաց ուրիշ տեսակներուն էգերը, բաց ի բէն կոչուած եղջերուի տեսակէն : Մնանդոյ Խթ. 21 համբարին մէջ Նեփթագիմ նմանցուած է անկով թողուած, կամ արագ անկով փոյրելչութեան հասնող եղջերուի, իսկ գեղեցիկ խօրքեր տառոզ, խօրք կ'ակնարկէ տաենախօսներ, մարգարէներ և բանատուեղներ որ Նեփթագիմի ցեղէն պիտի ելլէին : Հաւատարիմ և դժած կին մը կը նմանցուի եղջեկան, Առակ. Ե. 19 : Եղջերուի կամ եղնկան նմանցուած են նաև արագուած և թեթեագնաց քաշեր, Ա. Ֆ. Գ. 19 :

Եղջիւր. 1. Եղջիւրը կը գործածուէր իրեն ահօթ բըմելոյ և պահէլոյ օծա. Նելսոն, Խունիս անուշուն, պյուղքն հանդերձ, Ա. Թագ. Ժ. 4. Գ. Թագ. Ա. 39, “Արդանին եղջիւրները” կը նշանակէ սեղսնին չորս անկիւնները և անոնց վրայ բարձր տեղերը, Ել.

Իշ. 2. 1. 2. Տես Սեղան : Անասնոց շատերուն զէնքը և զարդն անոնց եղջիւրներն են, և այս է պատճառը՝ որ եղջիւրը շատ անգամ նշանակ է զօրութեան, պատույ և իշխանութեան : Տերը բարձրացուց դաւթի եղջիւրը, և կը փշէ ամրաբշտաց եղջիւրները : Կը կարգանիք նաև փըրկութեան եղջիւր մը հանուած, և եղջիւր մը հողով ազտոտած, Բ. Օր. 1. Գ. 17. Ա. Թագ. Բ. 4, 10. Յոր. Ժ. 4. 15. Սաղմ. Հ. Ե. 10. Դան. Ե. 20-24. Պ. ու կ. Ա. 69. Այս խօրերուն մէջ թերես կ'ակնարկուի կանացի զարդուց հասարակ մէկ մասն արևելեան աղգերէն ումանց մէջ : Լիքանան լիրանց Տերզիներուն մէջ



ամանաւոր կանոյք իրենց գլխոյն վրայ կը կրեն արծաթեզն եղջիւր, ինչպէս այս պատկերին մէջ կը տեսնուի . պատկերին մէջ միւս գլուխը Հայուշ իշխանի մը գլուխ է :

2. Անառակ որդին կը ցանկարուաել խողերուն տրուտն եղջիւրներէն, այսինքն՝ պազզոց կամ ընդեղինաց պատեաներէն որ խողերու կը տրուին, Պ. ու կ. Ժ. 16 : Պուկուու այս համարին մէջ գործածուած Ցունարէն բառը կը նշանակէ եղջերնին կոչուած ծառին պառը որ է երկայնաձեւ, նման եղջեր : Այս պառըն հասարակ է Միջիւրկահանին ծովեղերեայ երկիրները : Կը թազուի որ այս պառըն հասնի և չըրծայ ծոռին վրայ : Աղքատք կ'ուտեն զայն, նաև արջառաց



կը տրուի : Եղջերենին մշտադալործու և միջակ բարձրութեամբ, բալմոստ, բղորակ և մութ կանաչ աերեներով խիտ, մի կամ երկու մաս տրամադծով : Խաղիները մանր են, կարմիր և ողկուզու, գեղագոյն ցողնովք : Պտտողն է նման դալար ուլուստ փոճուներուն, թխացնյ, ողորկ, իբր վեց կամ ութ մատ երկային, և մի մատ կամ քիչ աւելի լայն : Պտղոյն մէջը երկու քածնուած է խորշ խորշ է, իւրաքանչիւր խորշ կը պարունակէ հատ մը ողօրկ փայլուն : Հասուն պտուղը քաղցրահամ է, մեղրանման հիւթով : Հասունականապէս երկայն և կոր մէրին համար կոչուեցաւ ի Յունաց Խերշու որ կը նշանակէ եղջերիկ : Գերմանացիք եղջերենին կանուանեն Յովհաննու Հացենի, վասն զի կը կարծուի թէ Յովհաննէս Մկրտչի կերակուրն այս պտուղն էր :

Եմաք, անուանի քաղաք Ասորուց, Եմաթ, ըստ օրինակի Երուսաղեմի և Քամանուկոսի, Ասորուց երկրին և Պաղեսամիու այն սակաւ տեղերուն մէկն է որ իբրենց կարեսութիւնը

մինչեւ տասինան մը պահեցին ի վազնուց մինչեւ ցարդ : Եմաթ անունը կը դանենք Մնդ : Ժ. 18, իբրև նիստ Բանանացիք ցեղի մը . և յաճախի կը յիշուի իբրև հիւպոսյին սահման բանանու, և այս էր անոր մեծագոյն ասրածութիւնը, թու . ԺԳ. 22. Ցե . ԺԳ. 5. Դատ . Գ. 3: Առ Դատիւ թուզու, թադաւոր Եմաթայ, էր դաշնակից նորա, ի թուգ . Բ. 9, 10:

Պուլքհարտ կը նկարագրէ զԵմաթպայցէ : “Եմաթ”, կ’ըսէ, “կայ տասի և անսի Որնդդ գետոյ : Քաղցին մէկ մասն է րլոյ մը կողին, և միւս մասով՝ դաշտի վրայ : Քաղցրք մեծանիստ է, և բնակչաց թիւն է հաւանականապէս ոչինչ պահառ քան զ30,000: Չորս կամուրջ կայ գետին վրայ դէպ ի քաղցրք : Գետէն ջուր կ’երթոյ քաղցին վերին մասու բարձր ճախտարկինք կախուած գլշելուով : Դոյլերը կը պարզուին քարտէն ջրանցներու մէջ որ կը կենան կամարներու վրայ, որոց բարձրութիւնը կը հառնի վերին քաղցին մինչեւ դլութիւ : Ճախտարկիներուն թիւն է իբր երկուառառն . անսոնց մեծագունին արամագիք չէ փոքր քան եօթանտուն ոոք : Եմաթայ գլխաւոր սուրբառան է Արարացոց հետ, որ հոն կ’երթան գնեն իրենց գաւաներուն վերաբերեալ նիւթեր և ադանելիք : Եմաթայ երկրը կը պարունակէ իբր հարիւր և քան շնչ գիւղեր, կան նաև իբրեւ եօթանասուն կամ ութուն գիւղք որ թողուած են ամոյի : Երկրին արևմտեան մասն է Ասորուց երկրին համբարանոցը, թէպէտ հունձն հոն շի տար աւելի քան տասնոտպատիկ, գլխաւորապէտ ի զատնամար բազմութեան մկանց որ երբեմ բոյոր հունձն կ’ապականեն : Եմաթայ մւստքն է հիւպոսյին մասն հովտին որ կը ձրցուի Պաղեսամիէտ մինչեւ հան, ընդ մէջ լիքունանու և Անդիլիքանանու, գ թուգ . Բ. 65 :

Եման, հասութուի, 1. անուանի իմաստուն մենց Յուգապի ցեղէն . թէ էր ապրեցաւ Եման, յայտնի չէ, գ թուգ . Դ. 31 :

2. կահադեան Ղետացի, որուն, իբրև գլխաւոր երգեցողի աամարին,

Կընծայուի ութուն և ութերորդ ապմուռ, Ա. Մհաց. Զ. 33. Ժ. 41, 42.

Ենակ, յրք. Ենակիմ, անուանի հսկայք ի Պաղեստին, սերունդ Քերոսի քաղաքին հիմնագրին Ալբայքի: Առոնք կը ընակէին Յուդայի հարաւային կողմի լեռնային երկիրը և Պաղեստին ուրիշ քաղաքները: Երրոյց լրտեսները զարհուրեցան առոնք տեսնելով, թու. Ժ. 34, բայց Բախանացւոց երկիրը հուանելին ետք, Հրեայք ջնջեցին այն հսկաները կամ վահեցին, Յետ. ԺԱ. 22. ԺԵ. 14. Դատ. Ա. Ա.:

Ենգապդի, -պէտք ուլու, Ա. Թագ. ԽԴ. 1, 2, կը կոչուէր նաև Աստածառամար, պյափինք՝ որ մատիւցաց ուղար, վասն զի համ մատերը շատ արժանենիներ կային, Ծննդ. ԺԴ. 7. Բ. Մհաց. Խ. 1, 2: Ենգապդի էր մաս Մեռեալ ծովուն արեանեան եղերաց միջոցին, բայց և հինգ համ երեսուն մզն գէտ հարաւային արեկլք յերտառազետ, Յաւդայի անուանափառ բարձր մասին ծայրը, ուր երկիրն ապառաժուան է և կը պյափիրով, Ա. Թագ. ԽԴ. 1. Եղկ. ԽԵ. 10: Տես Մով բառին Գ. յօդուանին պատկիրը: Ենգապդիի բարձունք հազար հինգ հարիւր սաք վիր են քան զՄեռեալ ծով: Մովին երր չորս հարիւր ոսք վիր գեղեցիկ է յօդ աղջորը մը, որ սակաւուն հին անունը կը կրէ, իր հոսն գէտ ի վար ծովը ճամբուն վրայ ուռոգելով պատշարեր հսկիտ մը և գաշտ մը իրը կէս մզն քառակուսի: Թէ հովանն և թէ գաշտին մէջ հան աւերակներ: Երան կողին վրայ ի սկզբան տառին աստիճան հարթ աեղեր շինուածէին, և լերան բոլոր գագաթն էր բարեկեր, Երդ. Ա. 14:

Ենգանիմ, 1. Քաղաք Յաւդայի, աւանականապէս մատ ի Բեթել, Յետ. ԺԵ. 34:

2. Քաղաք Քահանայից, Խոսքառու երկիրն մէջ, զարդին՝ ձեւնին, հնդեւառան մզն հետի թարոր լեռնէն գէտ ի հարաւ, Յետ. ԺԵ. 24. ԽԱ. 29:

Ենգապք, քաղաք Մանասէի, Յետ. ԺԵ. 11, Թարոր լեռնէն չորս մզն գէտ ի հարաւ, մատ ի Նային, Ակե-

թուպուլոյ համբուն վրայ, Սաղմ. 24. 9, 10: Հոս կը բնակէր վհուկն առ որ գնաց Սաւուզ հարցուելելու, Ա. Թագ. ԽԸ. Այս կախարագին պյափի թէ կարոզ էր մեռելոց ոգինենը կանչել, անտարակյա սուտ էր: Վ. հուկը զարմացաւ և ապրափելով աղաղակեց երբ Սամուելի կերպարանը երկցաւ իրք, զրկուելով Առաւուծմէ խայտառակելու համար կինը և վերջին աղդարարութիւնը աալու համար Սաւուզի:

Ենգալայիմ, Եզեկ. ԽԵ. 10, քաղաք առ Ա. Մեռեալ ծովուն, յարեմորից բորդանանու բերդին:

Ենովմ, պյափինք՝ ձար Ենովմայ կամ որդւոյն Ենովմայ, և հսկիտ անձուկ, միշտ ի հարաւայ Երբուառացիմ: Կ'երթոյ գէո ի վիր յարեմուա կոյս Եղեղատին կեդրոսին, և կը մանէ գեհոնի ձորը որ կը ձգուի առ սոտրուով Ախն լիրին ի հարտուց, մինչև Յապգէի գուարը: Ենովմի ձորն էր Յարրիք, և ի հնութեան էր դալարգեղ և հովառուն ի պատճառ որ հսկանաւոր ծառոց: Յուդայի և Բնիփամինի սահմանը կ'անցնէր այս ձորէն, Յետ. ԺԵ. 8. ԺԸ. 16. Նէեմ. ԺԱ. 30: Զօրին սոտրին մատին մէջ, գէո ի հարաւային արեկլք, և մատ թոգաւորական պարագներուն և Սկրովմանայ, կոտապաշտ խորայերացի իրենց աղոյւքը կրակէ կ'անցունէին ի պատի Մազդայ, Գ. Թագ. Ժ. 7. Դ. Թագ. Ժ. 3. Երեմ. ԽԸ. 35: Տես Մազդը: Այս գարշեկի զոհերուն տեղը կը կոչուէր նաև Տօֆէ, Խ. Լ. 33. Երեմ. Խ. 34: Ըստ ոմանց, այս բառը կ'ելէ Երբոյցերէն ունէ, թմրուկ, բառէն, բանդի կը կարծուի թէ թմրուկ կը զարուէր զահեա մանկանց աղաղակն անլուկի ընելու համար: Բայց լոկ կարծիք է այս: Յափիս թագաւորը պզեց այն տեղը, Դ. Թագ. ԽԸ. 10, հաւանականապէս աղքանոց ընկրով զայն: Ընդհանուր կարծիք է թէ վիրջն Հըեայք, բայտ օրինակին Յափսեայ, հոն կը թափէին ամէն տեսակ աղբ, ինչպէս նաև անանոց և չարտործոց դիակները, և թէ Մոզքայց գարշեկի պաշտամոն համար, և կամ, այն գաշտուոր ջնջուելին ետքը,

Հոն նետուած աղբերու կյալը, սրբ գարշ հոտը կիրար ժամատամիջ պատճառ ըլլալ, սպասելու համար վասաւած կրտկը ակնարկելով, սովորութիւն եղած է պյալարանարար զեհենին, պյափին ինչվեց նորին կրակին անուանել այն յաւիտնական կրտկն ուր կը պատճեկն շար մարդեկ և անկեալ ոդիք (գեք): Բայց այս կարծեաց ալ հիմն անուայդ է:

Հաւանահանադպյն է թէ վերջին ժամանակի Հրեայք համարեածեալ կենաց մէջ շարերու պատիքը ինպամպ (գեհենի) ձորին կրակին նմանցիւու գաղափարն առած են ուղարկի խոյեայ հետեւալ երկու համարներէն: “Քանզի Յօփիթ շատոնց մէջ պատրաստուած է. անիկա ալ թագաւորին համար պատրաստուեցաւ. զանիկա խորունկցուց ու լոյնցուց. անոր գէղը կրակ ու շատ փայտ է. զանիկու Տէրող շունչը ծծումքի հեղեղի պէս պիտի բանիցնէն,” գլ. 1. 33. “Եւ անոնք պիտի ելլէն ու ինծի ապստամք եղող մարդոց գիերը պիտի աենանն: քանզի անոնց որդը պիտի շենանի, ու անոնց կրակը պիտի շմարի. ու անոնք ամէն մարմնոյ զցուանիք պիտի ըլլան:” գլ. ԿԶ. 24:

Հրեայք կըսէին թէ այ համարները գոխորեսութեամբ կը նշանակեն վրէմք զոր Աստուած պիտի պահանջէ իր թշնամիներէն և իր գոխովուրդը հարստահարողներէն: Յայսանի չէ թէ մարդարէն այն աչեղ պյալուանութեան մէջ կ'ուղէ բուլ թէ ինովմայ ձորին մէջ մշտակենաւոր կրակ կը վառէր: Բայց զիարդ և իցէ, սոս ասայդ է թէ Հրեայք գէհեն, պյափին ինովմայ ձոր, անոնք տուին այն տեղոյն ուր գէր և շար մարդեկ կը գատաժւին յաւիտնակարն հրով: Նոյն գէհեն անունը նոր կատկարտին մէջ շատ անգամ գժոխոց կը արուի, Մատթ. Ե. 22, 29, 30. Ժ. 28. Մարկ. Թ. 41, 44, 46. Ղուկ. Ժ. 5. Յակ. Գ. 6: Տես թժուաք:

Ինովմայ հարաւային կողման ապաւածները լի են բացուած մեղեքերով, որ ժամանական մեռելով լի էին, բայց արդ թափուր գերեզմաններ են:

Սբավս, ոչ, թռու Ադամոյ: Ապ-

րեցաւ ինն հարիւր և հինգ առքի, յամի սակեղման աշխարհի 235-140:

Ադամ, Սեթ, և ինսգր մեռան յառաջ քան զառ, և նոյ ժամանակակար կից էր ինովմայ իրբե ութուուն և չորս տարի, Մննդ. Թ. 26. Ե. 6-11. Ղուկ. Գ. 38: Առ ինովմատ “կոսւեցաւ Տէրող անսւնը կտնչելու պյափին հրապարակու և կանոնաւոր կերպով պաշտօն մատուցուիլ Աստուծոյ, կոմը, ըստ ընթիրցուածին որ ի լուսանցու, այն ասեան պկան մարդիկ կուլուիլ յանուն Տեման, պյափին ասուածապաշշա մարդիկ ամբորիսներէն որչելու համար:

Եմավք, Դաւիթու, Ե. որդի Կոյենի, յորս ի պատիւ Առըր Գրոց մէջ միշուած առաջին բազուքը կոււեցաւ Ենովք, Մննդ. Գ. 17:

2. Խօթներորդն յԱդամոյ, և հայր Մաթուազոյի: գոլու Փրկչին վկոյ հաւառազ Աստուծոյ մօտ ապրող նահապետու անուանին, Երք. Ժ. 13: Ամբարիշը գարու մը մէջ ենովայ չքնար բարեպաշտութեանն ի կայսրթիւն, ըստ օրինակին Եղիսյի փոխուեցաւ Ենովք առանց ճայակելոյ զմահ: Երկեհարիւր վաթուն և հինգ տարի միայն ապրեցաւ, յամէ սակեղման աշխարհի 622 էն մինչ 987, Մննդ. Ե. 18-24. Յուդա առաքեալ իր թուզթին մէջ, հմբ. 14, 15, զիայսրթիւն կը ըերէ տանեցութեամբ ինովմայ ընթայւած մարդարէւթենէ մը, ցուցնելու համար թէ ինովք կը հաւատար հանդերձանէ մը: Կայ յանուն ինովմայ անկանան գիրը մը ուր պյափիսի խօսք մը կայ: Այն գիրը հաւանահանապէս գրուած էր րորեպաշտ գրիստոնէնէ մը առաջին գարուն, և յարիք է սա կամանէն միայն որ կը ցուցնէ թէ նախինն եկեղեցին կը հաւատար հանդերձանէ գտտաստորինն: Ենովքոյ գիրը երբէք չընդունեցաւ իրբե կանոնական:

Կպաֆրաս, Քրէոյն, կը կարծուի լինել հիմքի կողուացւոց եկեղեցւոյն, և ի օօզոսէ կը կոչուի “որիելի ծառայտիկիցն, և “հաւատարիմ պաշտօնեայ գրիստոսոր, Կազ. Ա. 7. Դ. 12: Կպաֆրաս եղաւ մատնակ մը բանակից օօզոսի ի Հոռվէ:

Եպափրատիդս, Հյուլու, անդամ
եկեղեցւոյն Փիլիպուելոց, որուն
յանձնուեցաւ այն եկեղեցւոյն կող-
ծէն հանգանակուած ստակը տանել
Հռովմ՝ յօդնութիւն առաքելոյն Գո-
զասի, Փիլիպ. թ. 25. դ. 18. Այս
սիրյ գործը կատարելու համար այն
աստիճան յոցնեցաւ Եպափրոտիդոս
որ Հռովմ՝ հանելին եաբը պառկե-
ցաւ ծանր հիւանդութենէ մը: Այս
հիւանդութեան առթիւ կը սորվինք
թէ որչափ կը յարգէին և կը սիրէին
զնա Պօղոս և Փիլիպուեցիք, Փիլիպ.
թ. 30. Ի դարձին բերաւ Եպափ-
րոտիդոս Պօղոսի թուղթն առ Փի-
լիպուեցի:

Եպեմեաս, Դավիթ: Պօղոս, ի
թզթին առ Հռովմայեցին, ողջոն
կը դրէ Եպեմեասի, Հռովմ. ԺԶ. 5.
և կը կոչէ զնա “Աքայիլայէն առաջին
պատուզ”, այսինքն՝ առաջին անձը որ
դարձած էր քարոզութեամբ առա-
քելոյն յԱքայիլա: Ձեռագրաց և
թարգմանութեանց շատերն աւնին,
փոխանակ Աքայիլա, Ասիրա:

Եպիկուրեանք, անուանի աղանդ-
նախնի Փիլիպուփայից: Եպիկուրեանք
էին նիւթեական, նա մանաւանդ
նառառառած, այսինքն կը հաւա-
սարյին թէ նիւթոյ հսղամոզք դպիին
ի յաւրահենից, և թէ այն հսղամոզք
գոյշւոյն ըստ պատահման իրար գո-
լէն կազմուեցաւ ամէն բան, թէ
անուանելիք և թէ անհեսանելիք:
Կուրանային Աստուծոյ նախարինա-
ծութիւնը և հոգւոյ անմահութիւնը,
և կը պնդէին թէ ոչ վերջին դա-
ստասան կոյ և ոչ հօգի, այլ ինչ
որ կոյ նիւթեզին է զօրէն մարմնոյ,
և կորոնելի յետ մահուան: Եպիկուր-
եանց վարուս հանսն էր անձին հտ-
ունքը, այսինքն՝ ժնառու Նեշուու-
թիւն, զօր պարտ է, կ'ըսէին, կար-
գաւ և կանոնազ վարել: Մոլութիւ-
նը կը գտառապարտէին առ կողմանէ
միայն որ ընդհանրապէս կը նուզե-
ցնէ մարգուն երջանկութիւնը: Այս
աղանդին հիմնագիրը Եպիկուրոս Փի-
լիպուփայն ուսեալ և զգաստ մարգ-
էր, որ իւր սկզբանց համեմատ
կ'ապրէր, և մեռաւ յԱթէնս 271 ին
նախ քան դբր. ի տիւ եօթանառուն
և երից ամաց: Սակայն աշակերտ

նորա դիւրաւ զեղծան իրենց վարդա-
պետին կանոնէն, և յանչափս անձ-
նատուր եղան հեշտութեանց: Առ
Պօղոսի Եպիկուրեանք յետին աստի-
ճան զեղծ էին, և հարկաւ ոչ միայն
իրենց փիլիպուփայութեան, այլ և ի-
րենց վարուցք պատճառաւ սաստիկ
պիտի հակառակէին այն մեծամեծ
ճամարտութեանց զորս կը քարոզէր
առաքեալն Աստուծոյ, յարութեան
և հանդերձեալ դատաստանին վըսոյ,
Գործ. Փիլ. 16-34:

Եպիկուրոս, Դիոնու, նա որ բանի
մը վրայ պաշտօն կամ վերակացու-
թիւն ունի: Նոր կատկարասնին մէջ
այս բառին տրուած նշանակութիւնը
յայտնի կը տեսնուի մանաւանդ Փի-
լիպ. Ա և համարին մէջ, ուր եկե-
ղեցւոյ մը հոգուին տրուած է այս
անունը: Վեարսոս զՔրիստոս կը կոչէ
“Զեր հոգիներուն Հովիւ և Տեսուշը”,
Ա. Պօղոս. թ. 25: Պօղոս կը յիշէ ե-
պիսկոպոսի մը պահանջառած յատ-
կութիւնները, Ա. Տիմ. Գ. 2. Տիմ.
Ա. 7, և այլուր: Նոյն ինքն Քրիստոս
է եպիսկոպոսաց գլխաւոր օրինակը:

Եայնեայ Մարգարեւրիւնը, Տես
իսայի:

Եսայի, գրիւթիւն Տեսու, սրդի
Ամօվայ, Հրէից մարգարէներուն
մէջ հոչակտորագյններէն մին: Ե-
սայի սկսա մարգարէնան նրուու-
գէմ ի հատարած կոյս Թագաւորու-
թեանն Ողիայ, իրը 759 ին նախ քան
դբր ., և կատարեց մարգարէնական
պաշտօնն իրը յիսուն տարի, երկը
թագաւորոց, Յավաթամայ, Աքա-
զու և Եղեկիսոյի ասենը, Ես. Ա. 1.
Տես և Դ. Թագ. ԺԵ-Ի. Բ. Մատոց.
ԻԶ-ԼԻ: Եսայեայ մարգարէնթեան
առաջին աստուերկու գլուխները կը
վերաբերին Յուգայի Թագաւորու-
թեան: յետոյ կու գտն ԺԳ-ԻԳ.
գլուխները որ ստար ազգաց գէմ են
բաց ի ին: գլիէն որ Երաւանզէմէ
գէմ է, իդ. էն մինչև Լ. Ե. գլուխ-
ներուն մէջ որ, ինչպէս կ'երեկի Ե-
ղեկիսոյի ժամանակին կը վերաբերին,
մարգարէն կը թուի մարգարէնական
տեսնեամբ ճայիլ յատաշ գէրու-
թեան և Մեկայի ժամանակին: Լ. 9.
էն մինչև Լ. թ. գլուխները հա-
մառօտիւ կը պատմն Սենեկերիմայ

արշաւանքը, և իրաւոր զոր Եսայի տուու Եղեկիայի: Այս պատամաւթիւնը կը գտնուի նաև Թագաւորաց Դ գիրքին թիւ: 13 Համարէն մինչեւ ի. 19 համարներուն մէջ, և արդարե Եսայեայ լ. է. գլուխը Դ թագ: Ժթ. գլխոյն հետ գլուխը բառ առ բառ նշյի է: Եսայեայ գիրքին Թագեալ մասը, այսինքն Խ. գլուխն մինչեւ կ. Զ. կը պարունակէ այլեայլ պատգամներ որ կը վերաբ երին առժամանակեայ գերութեան և այն գերութեան դարձին աղագաց ան, և Մեսոփոս մեռզք արուելու հոգեար աղատութեան վը բայ ևս փառաւոր գտղափար մը կուտան:

Եսայի Երուոազէմ միայն բնակած և հնա մարգարէացած կը թուի, և լ.թ. գլուխն մէջ պատամաւած գլուխէն ետքը այլ ևս չի յիշուիր պատմաւթեան մէջ: Բայ աւտնդութեան թալմաւանին և հին եկեղեցւայ հորց, Եսայի հենգանազյն ողոցեաւ առ Մանասէրիւ, Երը: թիւ: 37: Այս աւտնդութիւնն յիշութէ և անկանան գիրքի մը մէջ որ կը կոչուի “Համբարձութե Եսայեայ, բայց այս պատմութիւնը անհինն կը թուի:

Մէկնիներէն ոմանք առաջարկած Եսայեայ գիրքը Ժամանակագրական կարգաւ երկը մաս բաժնել, մէն մի մաս կարծելով յօրինեալ առ երկը Թագավարակ, Յօնաթանը, Արքղիւ և Եղեկիա: Բայց Եսայեայ մարգարէւութիւնն այսպէս երկը Ժամանակ արուած ըլլալը տարակիւուական է, բանզի գիրքն զլուխներէն սմանք Ժամանակատրական կարգաւ չեն: Բայց գիրքին երկու մասէ բաղկացած ըլլալն յայտնի կը աեսնուի: Առաջին մասը կը բաղկանայ առաջին երեսում և ինն դլուխներէն, երկրորդը՝ Թագեալ գլուխներէն, որ են Խ. են մինչեւ կ. Զ.

Առաջին մասը կը պարունակէ այն մարգարէւութիւնները և պատմական գլուխները զլուց Եսայի իւր մարգարէական պաշանին Ժամանակ, երբ միջամտւի եր աերութեան քաղաքական գործերուն, և կը գործէր իրքն պատգամնուոր յաստուածուոտ առաջեալ առ Հրեայս, անոնց ներքին և արտապին յարաբերութեանց

վերաբերեալ պատգամներ աալու: Այս մասին մէջ պարաւնակուտն մարգարէւութիւնը առանձին առանձին պատմամներն են այլեայլ ժամանակ և այլեայլ առիթիւ հրատարակեալ, և յետայ ի մի հաւաքեալ, բայց և այլապէս, թէ վերնապիրներէն և թէ ուրիշ սույզ և ծանօթ նշաններէ յայսակի և թէ իրարմէ զատ ուրոյն պատգամներ են:

Երկրորդ մասն, ընդհակառակն, ըոլորդին կը վերաբերի ողուշըն: Այս մասն, հնապէս կ'երկի, զրուածէ մարգարէին կենաց վերջին տարիներուն մէջ, երբ Եսայի, իւր ազդին տառաւածապետական կառավարութեան մէջ մասնակցութէնէ դադրելով, և անմիջապէս իրեն յաջորդող մարգարէից թողով ազգոյին ներկայ գործերուն միջամտել, ապագայ գեպքերն սկսուած մարգարէարար նկատել: Ուստի և այս մասին մէջ որ, առաջնորդ պէս, յառաջ եկած չէ արտաքին պարագաներէ, մարգարէական պատգամներն իրարմէ զատ և անկախ չեն կրնար նկատուիլ, այլ մանաւանդ իրարու հետ յարաբերութիւն սւնեցող մարգարէւութեանց մարմին մը կը կացուցանն: Մարգարէն, այս երկրորդ մասին մէջ, նախ կը միիթարէ իւր ժողովուրդն, աւետելով անոնց թէ մատ եր գործ նոցաց Բարելյնեան գերութեանց զրո իր գուշակոծ էր, գլ. լ.թ. 6, 7: Յանուանէ կը յիշէ Թագաւորը յշլ ձեւան պիտի պատճէր Եհովա իւր ժողովրդեան հարուսահարիչները, և իրենց հայրենիքը զիտի գործունէր զշերայ: Բայց Եսայի այս մարմարուութիւնը միայն գուշակելով չի դադրիր: Բարելյնեան գերութեան գործ նաև ազատութեան գործ հետեւ այն աղատութիւնն որ պիտի ըլլար ձեռամբ Մեսոփոյի: Մերթ այս երկու աղատութիւններն իրարու հետ սերտիւ կապակցեալ են, և մըրթ մին քան զմիւն աւելի յատկ և զդալի կերպով կը գուշակուի: Բայց մանաւանդ երկրորդ աղատութեան վրայ մարգարէն երբեմն այլապէս բացարձակ կերպով կը գարձունէր ուրիշներիւնը, որ, Աստվածայ

Հոգեսր թագաւորութեան և անօր զանձալի ջիմադրին փոռաց տեսլենէն յափշտակեալ, կը թուրի ժամանակ մը շտեսնել աւելի մերձաւոր ապագայն, այն է իւր ազգին մարմառար ազատութիւնը, Յիշեալ հսդեմ ազատավորմեան նկարողքին մէջ և դէպքերու կապահցութիւն չի տեսնաւիր: Մերթ մարգարէն այն ազատութեան Նեղինակը կը տեսնէ անարգանաց և ցաւոց մէջ, և դարձեալ յանկարծ անոր յափշտակեալ մասց առջեւ կը նկարուի Մեսիայի թագաւորութեան հեռագայն դարերը, դարեր՝ յորս մարդիկ, երկոյնաձիգ ժամանակաւ օտարացեալք յԱստծոց, պիտի ուղեն նորէն գաւանալ առ նու: Դարեր՝ յորս ամէն բան որ Աստծոց կամոցը հակառակէ պիտի չնջաւի, և ներքին և արտաքին խաղաղութիւնն ընդհանուր պիտի տիրե: Քերջապէս դարեր՝ յորս իսպառ պիտի վերնան այն ամենայն չարիք որ ի պատճառամ մեղաց մուտ գաան յաշխարհ: Ասաց նկարելու սեղ և ժամանակի, այն հարձութենէն սր հանած էր զնա Հսդին Սուրբ: կը տեսնէ: արդարէն Մեսիայի թագաւորութեան մեծնալն ու բարգաւաճիւ, այն թագաւորութեան դշյան սկզբնաւորութենէն մինչեւ ի փոռաւորեալ և կատարեալ անումն նորա:

Եսայի յիրաւի և յարժանի կը կոյսուի աւետարանից մարգարէ: և եկեղեցւոյ հարց կ'անուաննեն անոր մարգարէւութիւնն "Աւետարան ըստ Եսայի": Հոն մանր գուշակուտ են զարմանալի անձն և ծնունդ այնորիկ որ է "իմմանուէլ, ընդ մազ Աստուած, անօր բարերար կեանքը, քաւիչ մահը, և ամենայազթ յաւիսենական թագաւորութիւնը, Եռ. ի. 14-16. թ. 6, 7. ԺԱ. 1-10. ԼԲ. ԽԲ. Խթ. Մթ. 13-15. ՄԳ. կ. ԿԱ. 1-3: Եսայեայ լեզուին պարզութիւնը, մարգրւութիւնը, քաղցրութիւնը և զսեմութիւնը, և Մեսիայի վրայ անոր մարգարէւութեանց ծշտաթիւնը կու տան անոր Հըեկց մարգարէներուն և բանաստեղծներուն մէջ առաջնութեան պատիւը:

Եսաւ, Խովհանք որդի իսահակայ և երկու որեակ եղբայր Յակոբայ, Մննդ.

իի: Երիցադշյն էր քան զբակար, ուստի և օրինաւոր ժառանգ, ըպց զմառեց զանդրակութիւն իւր Յակոբայ: Ծննդոց գիրգին մէջ յիշուած են հաւառյ տնիսչեմ տանւսնութիւնները, գլ. իջ. 34, իւր հօրը գլխաւոր օր հուսւթիւնը կորոնցները և այս պատճառաւ անոր զարդարութիւն Յակոբոյ գէմ, գլ. իջ, յետյ հաշտուիլն իր եղրօրը հետ, գլ. լիդ. և լիջ, և անոր ուերունգը, գլ. 42: Եսաւ կը կոչուի նաև Եղովմ: Եղովմ և անոր սերունդը բնակեցան Մեսիաւու ծովուն հարաւային լեռները և տարածաւեցան մինչեւ Ագտպայի ծոցը, և եղան ազգ հզօր: Եսաւ այն երկիրը կոչեց յիւր անսւն Եղովմ, որ յետյ կոչուեցաւ իսուսէա:

Եսրաալ, Ա. Մնաց. Բ. 33, յորբորդ որդի Սաւուզայ, ընդհանրապէս կը կոչուի Յերուսամէ: Հրեաներէն շատերը կը խզեկին արտարերել Բաազ բառը որ էր անուն կռոց Բահազու, ուսուի Եսրաազ անուան երկրորդ վանկին տեղ դրին Բնուարէ բառը որ կը նշանակէ իտ-Բա-Երէան, ինչպէս փոխանակ Մերիրաազ անուան կ'ըսէկին Մեմփիրութէ, պյուղին հանգերձ: Տե՛ Յերսուարէ:

Եսերան, անուանի քաղաք Ամովհացւոց, քան մզոն գէպ արեւելք Յորդանանու ըերնէն, Ցես. ԺԳ. 10, 11: Այս քաղաքը արուեցաւ Ուուրենի ցեղին, բայց ապա անցաւ Գագայ, և յետ այնորիկ՝ կ'Աստծոց: Զիսերան նուածած էր Մովարու Սեհն թագաւորը, և ըստ էր զայն արքայակիստ քաղաք, բայց իսրայելացիք առին զայն սակաւ ինչ յառաջ քան զմահն Մօվսէսի, Թու. ԻԱ. 25. Ցես. ԻԱ. 39: Իսրայելի ասան ցեղից դերի երթաւէն եւուը անդր քան զԵփրատ, Մովարացիք միւսանգամ տէր եղան Սեերուի, Ես. ԺԵ. 4. Երեմ. Խթ. 2, 34, 45: Այս քաղցին աւերակները դեռ կը կոչուին Ցեսան, և են ըլլոյ մը զառի զայրին վրայ, Մեդերայէն եօթն մզոն գէպ ի հիւսիս:

Եսրաւուղ, Ցւգայի արեւեան ոսհմանին վրայ քաղաք որ յետյ արուեցաւ Դանայ, Ցես. ԺԵ. 33. ԺԹ. 41: Յիշուած է Սամիփանի պատ-

մաթեան մէջ, Դատ. ԺԳ. 25. ԺԶ. 31.

Եսրեմավ, քաղաք քահանայից յերկրին Յաւգայ, Յեռ. ԺԵ. 50. ԻՎ. 14. Ա. Թագ. Լ. 28. բայ Բոպինոսի պյուֆոն Ասմուտ դիւղն է, ի հարապ, Քերըրոնի:

Եսրեր, Պարսկերէն անուն, առևելյ Ադասոսյի, դատեր Արքերէի, Բնինամինի ցեղէն։ Արքերէի ընտանիքը Յաւգայի Երկիրը դարձած չէր կիւրոփի Հրովրտակէն եղբը, ուստի Եսթեր հաւանականապէս ծնած էր յայնկայս Տեգրիսի, իրը հինգ հորիք ատրի յաւուշ քան զբր։ Եսթերը ծնողը մուած էին, և հօրեղայը Մուրթքէ հոգ ատրաւ անոր գտատիրաբակութեանը։ Ասուկրոս թագուտորն իւր կինը Վայթի արձակելէն եպքը, բոլը Պարսկաստանի մէջ վնասել առւաւ կանանց մէջ գեղեցկագոյնը։ և Եսթեր էր մին յընտրելոց։ Եսթեր շնորհք գտաւ յաշս թագաւորին, որ ամուսնացաւ անոր հետ արքունական չքեցութեամբ, մեծ պարգևներ ընելով, և հարկերը թողով իր հպատակներուն։ Այսպէս սիրելի ըլլալով Եսթեր թագաւորին, կցաւ նշանաւոր բարիք մը ընել իր ժողովրդեան, որ այն ատեն շատ էին Պարսկաստանի մէջ։ Իյիշատակ այն ազատութեան պյի ատեն Հրէից մէջ տօն մը հաստատուեցաւ որ մինչեւ ցարդ կը կատարուի, և կը կոչուի Փորիմ։ Եսթեր իրեն կին ընող Ասուկրոսի համոր կը կարծուի թէ էր Փոերքսէս ըստ արտաքին պատմութեան։

Գիրք Եսթերայ։ Այս գիրքը միշտ կանոնական համարուած է թէ ի Հրէից և թէ ի Քրիստոնէից, թէպէտ անոր մէջ քանի մը յաւելուածք որ թարգմանութիւններէն և ձեռադիրներէն սմանց մէջ կը տեսնուին՝ անկանոն էն։ Թէ ո՞վ գրեց այս գիրքը յայտնի չէ։ Գիրքը կը լնայուիք Եզրի, Յովակիմ անուն քահանայապետի մը և Մուրթքէի։ Ի նպաստ այս վերջին Կարծեաց կան ներքին պացցյաներ։ Գիրքը գրուած կ'երեի Պարսկաստանի մէջ, պատմուած զիգաց ականատես վկայէ մը, 509 ին նախ քան զբր։ Եսթերայ Գիրքը գե-

ղեցիկ և ճշդիւ կը նկարագրէ Պարսկական արքունիքը և սովորութիւնները, բայց գիրքին ոգին բոլորովին Հըւեական է։ Եսթերայ Գիրքին գլււ խաւոր յարգն է զդայի կերպով ցուցնել Աստուծուց զարմանագործ անելութիւնը, անոր իշխանութիւնը մարդկային կրից վրայ, և ինաւոքն առ ժողովուրու իւր, զոր, թէ և օտար երկիր մէջ գերի, կրնայ բարձրացնել ի վեր քան զամենայն թշնամիս նորա։

Եսքող, ո՞չոչ, և Ամովհացի իշխան մօտ ի Քերըրն, որ Արբահաման հետ հետամուտ եղաւ արքելեան զօրաց որ Ոլորմ աւերած և զլովտ գերի տարած էին, Ծննդ. ԺԳ. 13.

2. Նեղ և ջրարրի հովիտն ուստի տորին Երբայցից լրտեսք իսպողոց ողկոյները զօրս լծակով վերցնելով երկու հոգի բերին առ Մովսէս, Թու. ԺԳ. 22-27. ԼԲ. 9. Բ ՕՐ. Ա. 24։ Կը կարծուի թէ Եպրոզ այն Տովիտը կամ ձօրն է որ կից է Քերըրնի ի հրեսիսի, ուր ատկակին ընափիր է խաղող, ինչպէս նաև նուռը, Թու. ըզ, ձիթապտուղը և ուրիշ պտուղներ։

Ետամ կամ Երամ, քաղաք ի Յաւդա մօտ ի Բնեթէհէմ և ի Թեկուէ։ Սողոմնին սիրելի տեղն էր Ետամ, և Ռորովամ ամրացուց զայն, Ա. Մնաց. Դ. 3, 32. Բ Մնաց. ԺԱ. 6. Բնեթէհէմին իրը մէկ ու կետ մզոն գէտ ի հարաւային արեմոււաք, ոչ հետի Սողոմնին ջրհորներէն, Ուրդաս կոչուած աւերակ գիւղը Ետամոց տեղը կը կարծուի։ “Ետամ տպառածին խուօշը ուր ընակեցաւ Աման փոսն, Դատ. ԺԵ. 8-19. Թերեւ այս տեղուցին մօտ էր, և Թերեւս երկու մզոն գէտ արեկելք Փրանկաց լեռնէն։”

Երազ։ Արեկեանք, մանոււանդ Հրեայք, մեծ յարդ կ'ընծայէին երազց, և անոնց մեկնութեանը համար կը գիմէին Երազահաններու։ Երազ հանել տալու սովորութիւնը շատ հին էր, ինչպէս կը տեսնուի Փարանոնի մասակարարին և տակառապետին պատմութենէն, Ծննդ. Խ. Նշյն իսկ Փարաւոն և Ասրուգոդունոսոր երազ մեկնել առւին։ Աստ-

ուած մատնաւրապէս արգելեց Հրե-
կյ երազց հուատք ընծայել և
երթալ առ երազահանու Օրէնքը կը
դատապարտէր ի մահ զանոնք որ կը
պնդէին լինել մարդարէ երազատես,
թէ և կատարուէր անոնց գուշակու-
թիւնը, եթէ այսպիսեաց նպաստակը
կուապաշտութեան առաջնորդել էր,
Բ. Օր. ԺԳ. 1-3: Բայց երազ մը մեկ-
նել տալու համար Աստուծոյ մար-
դարէի մը և կամ քահանայապէտաին
դիմել արգելեալ չէր անոնց որ կը
հուատապին թէ երազց զոր տեսան
նշնակութիւն ունէր: Աստուծած
շտա անդամ երազովք կը յայսենէր
իւր կամքը, և կարողութիւն կու տար
իւր ծառաներուն երազց մեկնու-
թիւն տալ, Ծննդ. Ի. 3-7. Ի. 42-
45. Ա. Թագ. իլ. 6. Դան. Բ, Ցովել.
Բ. 28. Մատթ. Ա. 20. Գործ. Ի. 23:
Աստուծմէ տրուած երազք մար-
դարէ ական տեսիներէ կը տարբերէին
պյոն՝ զի երազք քնոյ մէջ կը պա-
տահէին, իսկ տեսիլք յարթնու-
թեան: Աստուծած խօսեցաւ առ Ա-
րիմելէք երազով, իսկ առ Արրա-
համը տեսինեմը: Երկրքին մէջ ալ-
թողուց մնաքին մէջ սառուդութիւն
թէ յայսենուած իրը ճշմարիս էր:
Բայց քան զանոնայն երտզ կամ տե-
սիլ գեր ի վերյ և Սուրբ Գիրը,
մեր առահով և բաւական առաջ-
նորդն յերկրէ յերկինս:

Երածլուրիւն: Նախնի Երբայե-
ցիք մեծ ճաշակ ունեին երթաժուու-
թեան, զոր կը գործածէին իրենց
կոնսական պաշտամոնց մէջ: Հրա-
պարակուական և առանձին ուրախու-
թեանց, հարանիւաց և տօներու տ-
տեն, նաև իրենց արտաւթեան օ-
րերը: Սուրբ Գրոց Ա. 9 ունինք սո-
րաբութեան, շնորհակալութեան,
գովութեան և սգոյ երգեր. նաև ող-
քեր, ինչպէս Դաւթի ողքերը Սա-
ւուզյ և Արենների մահուան վրայ,
մանաւանդ Երեմիոյի ողքերգութիւ-
նը կըրուաղմէի կործանման վրայ:
Խնչէս նաև յալթութեան, յաղ-
թանակի և խնդակցութեան երգեր,
որպիսի են Արվակի Սովորութեան մարզարե-
ները անցնելէն եաբը, և Դերովդոյի
ու Բարակայ և պյուղ երգերը: Աս-
տուծոյ ժաղովուրդը տարին երկը ան-

գամ կ'ելլէր երուաղէմ, ճամբան
ուրախութեան երգեր երգելով, Սաղմ. 29. Ճիթ. Ե. Լ. 29. Սաղմոսաց Գիր-
քը կը պարունակէ աստուծազգե-
ցիկ երաժշտութեան այլէսլ զարմա-
նալի երգեր, և է ամէն դարս մէջ
աստուծապաշտից համար անսպառ-
գանձ:

Երածլութիւնը թերեւ գեղար-
ուեստից հնագոյնն է: Յարալ որ էր
յուռաջ քան զիըհեղեղն՝ էր հայր
քահանարաց և սրբահարաց, Ծննդ.
Ի. 21. Լարան, աներ Յակոբոյ, կը
գանգտափի թէ գաղտ մեկնեցաւ Յա-
կոր ընտանեօք, պյնպէս որ լարան
շկրու ուրախութեամբ կ'երգելով,
թարսկներով ու քնարներով: յա-
զարկել զանոնք, Ծննդ. Ա. 26. 27:
Մովէս, յետ անցանելց ընդ ծովի
կարմիր, անցնելով ի գլուխ տրանց
երգեց երգ մը զոր ինք յօրինած էր,
մինչ Մարիամ, քոյր նորոտ, կանանց
գլուխն անցներով կ'երգեր պարուք և
քնարօք, Ե. Ժ. Ժ. 20, 21: Մովէս
շնեց նաև ործաթի փողեր, զորո
կը հնչեցնէին քահանայք մեծամեծ
զոհերու և տարեկան տօներու ժա-
մանակ: Դաւթիթ, որ շատ յանողակ
էր յերածլութեան, կը հանդար-
ակցնէր Սաւուզի խռովեալ ոգին
քահանարաւթեամբ, Ա. Թագ. Ժ. 2.
46, 23. և երբ ինք նստաւ գահը,
տեսներով որ Ղետացիք չէին գոր-
ծածուէր վկայութեան խրանին
տափառկները, վարտգյները և ա-
նօմները կ'երւու, վասն զի անոնց
ընկալութիւնը երուսալեմ էր, ա-
նոնց մեծ մասը կարգեց երգել և
նուուգարան հարկանել Տաճարըն մէջ,
Ա. Մնաց. Ի. Ե. Դաւթիթ տապահուակը
Երաւսուցէմ բերաւ յաղթանակաւ
և ուրախայի երածլութեամբ, Ա.
Մնաց. Ժ. 8. Ժ. 16-28, նոյն
կերպով Սովորու հրատարակուեցաւ
թագաւոր, Գ. Թագ. Ա. 39, 40:
Նաև Հին Կտորիարանին մարզարե-
ները կը ինդրէին երաժշտութեան
օգնութիւնն իրենց պաշտօնին մէջ,
Ա. Թագ. Ժ. 5. Գ. Թագ. Գ. 15:

Ասափ, Եման և իշիթուն էրն
զլուկիք երգեցողաց վկայութեան խո-
րանին առ Դաւթիւ, և տաճարին
առ Սովորու: Ասափ ունէր շրու

որդի, իդիթուն՝ վեց, և Եման՝ չսրբածասան։ Այս քանի և չորս Դեմացիք, որդիք երից երաժշտապետաց տաճարին, էին ի գլուխ քանի և չորս դատուց երաժշտաց որ կը ծառայէին տաճարին մէջ կարգաւ, բայց աւելի մեծ էր չոն անոնց թիւը մեծամեծ տօներու օրեր։ Կարգաւ կը շարուէին ողջակիզաց սեղանին բալորտակը։ Որովհետեւ անոնց միմյանց դործն էր սորվիլ երաժշտութիւն, երգել և նուտքել թէ ձայնիւ և թէ դործեաւ, հարկաւ քաջ դիտէին այն արսեւսոր, ԲՇնաց. իթ. 25։

Նաև թագաւորը ունէին իրենց երաժշտական խումբը։ Ասափ էր գլուխ երաժշտաց Դաւթի։ Տաճարին և կրօնական արարողութեանց մէջ կընդունուէին նաև կին երգեցողներ, որ ընդհանրապէս էին զըստերը Ղետացւոց։ Եզր թուելով գերութենէ գարձողները զոր ինք բերաւ, անոնց մէջ կը յիշէ երկու հարիւր այր և կին երգեցողներ, Բթագ. Ժթ. 35. Եզր. Բ. 65. Նէմ։ Ե. 67։

Հրէից երաժշտութեան տեսակին գալով, կարծեք միայն կրնակի դատել, քանզի այն երաժշտութիւնը վաղուց կրոսուած է։ Հաւանականապէս երգեցողներու բազմութիւնը կ'երգեր միենայն եղանակը ձայնի միենայն աստիճանաւ, ոչ թէ տարրեր բայց ներդաշնակար որ աստիճանօր, սատ պյժմու ներոպական երաժշտութեան։ Հաւանականապէս նաև նուագարան կը գործածուէր ձայնաւոր երգերու հետ։ Զիարդ և հցէ, Երրայական երաժշտութեան համար կրնակի ըսել թէ իր փսեմութեամբ և ազդուութեամբ յարմար էր բարձր զգացումներ շարժելու, ուստի և արժանի է գերազանց համարուելու։ Այս կարծուի թէ տաճարին երգեցողներն երբեմն կը բաժնուէին քանի մը խումբ, և սաղմու կ'երգէին փոխ առ փոխ երաժշտաց ընդհանուր դասին հետ։ Երրայական սաղմուք պյառապէս փոխ առ փոխ երգուելու շատ յարմար էն, և մեծ զուարութիւն և բերկութիւն կը չնորհէն։ Տես իդ, ձլջ, ձխի, ձՄ սաղմոսները։

Այլևսյլ նուագարաններ կը յիշուին ի Սուրբ Գիրս, բայց չէ հնարջ ծշդիւ որոշել թէ այն նուագարանները մեր այժմու երաժշտական դործներէն որո՞նց կը նմանէին։ Բայց և այնպէս լրանկար աւելի կամ նուազ առայդ գաղափար ունենալ այն նուագարաններէն ումանց դրայ զոր նաև Եղյան, Հառվայեցիք և Եղիպատացիք կը գործածէին, և որ ծանօթ էն մեզ։ Այս նուագարանները երկե տեսակ էին։



Ա. Նուագարան այլօտ։

1. Քինոս, „Քնար. Ա. Ծննդ. Դ. 24։ Յաճախ կը յիշուի ի Սուրբ Գիրս, և էր հաւանականապէս նման մեր քնարին։

2. Նեղել, „տաւիզ.,“ Ա. Թագ. Ժ. 5։ Կ'երեկի թէ քնարի մեծ տեսակներուն անունն էր։

3. Ասոր, կը նշանակէ տասնազի։ Ըստ Սաղմ. Ղ. Բ. 3, այս գործին տաւիզ կոչուած նուագարաննէն տարբեր էր. բայց ուրիշ տեղերէ յայտնի է թէ տասնազիոյ տաւիզ էր։ Տես Սաղմ. Ղ. Բ. 2. Ճիդ. 9։

4. Ակինի։ Այս բառը կը գտնուի Ը. 2Ա. 2Դ. և պէտք ազգուաց վերնապրին մէջ։ Անունէն կը կարծուի թէ Դաւիթի պյու նուագարանը բերաւ ի Գեթայ։ Ամեւք կը կարծին թէ աղեք նուագարանաց ընդհանուր անուն էր։

5. Մբայ, պար, Սաղմ. ՃԾ. 4։ Հաւանականապէս էր ուրիշ տեսակ նուագարան աղեօք։

6. Սուբեկտ, „ջաւթակ“, դան. գ. 5, 7, 10, 15: Ազգ ինչ քնարի:

7. Բասարերին, „ատակի“, ըստ դան. գ. 7: Կը կարծուի թէ նշյան իսկ նեպէլ կոչուած նուագարանն էր:

8. Մուշտի: Ավ դանուի ծղկ և 26 սաղմանաց վերնագրին մէջ, և կը կարծուի թէ էր վին կամ քնար:

Տես Քնարը բառին պատկերը:



Բ. Փլաստակարաններ.

9. Քերէն, „եղջրէն“, Յեռ. Զ. 5:

Եղջրափող:

10. Շատոր, „փազ“, Թոռ. Ժ. 10: Քերէն կոչուած գործողն հետ միենալին է:

11. Ջայութահ, այսինքն ուղիղ փող, „չփոր“, Սաղմ. Ղ. Բ. 6:


12. Յ-բէլ, կամ Քերէն Յ-բէլ, փող Յորեկնա, կամ նշանափող, Յեռ. Զ. 4: Հաւանականապէս նշյան ընդ նուագարանաց որ նշանակուած են 9 և 10 թիւերով:

13. Ջ-իլ „սրինգ“, Այս բառը կը նշանակէ ծակուած ծայրէ ի ծայր, Ա Թագ. Ժ. 5:

14. Միցուիթ, դան. գ. 5 են: Հաւանականապէս, քաղցէական առուն երկփող սրինգի:

15. Ո-տօր, „սրինգ“, Թարգմանաւած է, Մննդ. Դ. 21: Ո-տօրը կը բաղկանար երկու կամ աւելի սրինգներէ, ինչպէս է հովուական սրինգը:

Թերեւ կը նշանակէ փուրք կոչուած տկարինդը: Տես 16 թիւ պատկերը:




Գ. Զորոսուլով յայն բառով նուսիւնան:

17. Դոֆ, Ծննդ. Լ. Ա. 27, գափ և ուրիշ ասէն տեսակ թժմուկ:

18. Ֆասմն, „զանգակ“, Ել. Ի. Բ. 33: Ավ դրուեր Հրէից քահանապէտին պատմուանին քզանցը:

19. Ցելցել, „ծնծղայ“, Սաղմ. Ճ. 5: Այս բառն յանձնի կը դորձածուի: Մշնծղայն հաւանականապէտ երկու տեսակ էր, ձեռաց ծընծղայ և մատանց ծնծղայ:

20. Շոլիլ, Ա Թագ. Ժ. 6: Շատէրը նշյան կը համարին զայս եռան կիւնւցն:



21. Միւսուներ, „ծնծղայ“, Բ Թագ.

Զ. 5: Հաւանականապէտ քշց: Երրայլեցերէն բառը կը նշանակէ ցայել կամ երեցնել: Քշցն էր ընկհանրագէտ իրը վեշտառան կամ ութեատան մատ երկոյն, երբեմն արծաթապատ: Ուղղորդ բռնելով կ'երեր-

յնէին, և բուժումները կամ փօքք զանգակիներ ասդին անդին կը շարժէին գաւազաններուն վրայ:

Այս նուազարաններէն ոմանց վրայ աւելի մանր տեղեկութիւն տրուած է այն անսւանց տակ որ մեր թարգմանութեան մէջ տրուած են այն գործեաց:

Երախայրիք էին ընծայք մատուցեալք Աստուծոյ հնձուած բերոց մէկ մասէն ի համար հնապանդութեան, հպատակութեան և չնորհակալութեան: Տրուած մասն էր փոխանակ բարորին, ցուցնելու համար թէ բուրոն Աստուծոյ էր: Երախայրիք կը մատուցուէին տաճարը, մինչեւ բերքը ժողվուած չէր, և ցորենի հունձն անցած էր, բայց գեռ ժողովորդը միասած չէր ժործածել նոր բերքը: Յանուն ազգին մատուցուած երախայրեաց առաջինն էր նիսան ամսոյն հին երեկոյին քաղուած ուրայ մի գարւոյ որ տաճարին գաւթին մէջ կը կասուէր: Որան ինսամով ստկուելին եղբը, անկէ իրը մի կատիճ կը խորովուէր և կը ծեծուէր սանդի մէջ: Մեծածին վրայ կը թափսւէր ձէթ և ափ մը խունկ, և ապա քահանան առնելով ընծան կ'երեցնէր Տէրոջ առջև գէպ ի չորեսին ծագու աշխարհի, յետոյ անկէ ափ մը առնելով կը նետէր սեղանոյն կրակին մէջ և թագորդը կը պահէր: Յետ այնորիք ամէն մարդ արտօնութիւն ունէր քաղել հունձը: Երբ ցորենոյ հունձն անցած էր, Գենտեկոսւէին օրը կը մատուցուէր յանուն ազգին ուրիշ տեսակ երախայրի, ոյուիքն երիտ նկանի խօսուուն, մէն մի իրեք մի կապիճ ալերէ, Ղետ. Իդ. 10, 17: Բաց յայս ընդհանուր երախայրեաց, իւրաքանչիւր ոք պարտական էր Երեկէլ զիւր երախայրին ի տաճարն, բայց երբ և որչափ՝ Սուրբ Գրոց մէջ ցուցուած չէ:

Բաց յայսանիէ, կար ուրիշ տեսակ մը երախայրեաց մատուցանելի Աստուծոյ, թու. ԺԵ. 19, 21. Նետեմ. Ժ. 37. այսինքն, երբ ընտանիք մը հաց կը թրէր, անկէ մաս մը զատելով կու տար տեղւոյն քահանային կամ Ղետացւոյն, և եթէ հոն ոչ քահանայ կար և ոչ Ղետացի,

փուլը կը նետէր այն մասը, որ պյուլով կը սպառէր:

Երախայրիք կը կոչուէին նաև այն ընծայք զորս Հրեայք առ ջերմեանդութեան կը բերէին տաճարը, երբ չորհակալութեան տօն մը կը կատարէին, ուր կը հրաւիրէին իրենց ազգականները և բարեկամները, և իրենց քաղքին Ղետացինները: Գահանայից և Ղետացւոց նկամուտին մեծագոյն մասն էր երախայրիններէ և տառանորդէ:

Քրիստոնեայք ունին “Հոգիին առջի պառուղը”, (Երախայրին), Հռովմ. Ը. 23, այսինքն ընդունած են աւելի առատ և գերազանց պարզեւէր քան զշրեայս: “Քրիստոս մեռնէնքէն յարութիւն առած է՝ ննջեցելոց առաջին պառուղը”, Ա. Կորնթ. ԺԵ. 20, այսինքն թէ և կարազետ այնոցիկ որ պիտի ապրին, վասն զի Քրիստոս կ'ապրի, Ցով. ԺԵ. 49:

Երանք: Երգում առնելոյ եղանակը, որ կ'ակնարկուի Ծննդ. Ի.Ի. 2-9. ԽԵ. 29, 31, կը նշանակէր երգուողներուն պարտականութիւնն ի հնազանդ ել. Հրեշտակը թմրեցուց Յակոբայ զստին ամոլաջիլը, ցուցնելու համար թէ անոր յաղթութիւնն իր հաւատարին և աղօթքին զօրութեամբն էր, ոչ թէ ուժոյն, Ծննդ. Լ.Բ. 25-31: “Ազգին զարնել խօսքը կը նշանակէր ինք զինք ամբաստանել կամ զզջայ, Երեմ. Ա.Ա. 19. Եզեկ. Ի.Ա. 12: Պատերազմովք իրենց ոուրը ձախ ազգեր վրայ կը կրէին, քանզի այնպէս դիւրաւ կրնային հանել ոուրը պատենէն, եթէ ձախոյ ձեռամբ գործող չէին, Դատ. Գ. 15-21. Երգ. Գ. 8: “Նշանպէս իրենց անունը կը դրոշմէին ոչ միայն իրենց վահանին պիլ և իրենց որոյն, կամ պատմնանին և կամ ոռնապանին վրայ, Յայտ. ԺԹ. 16: “Սրունքէն մինչե երանքը, Դատ. ԺԵ. 8, կը թուի նշանակել ըոլորովին, իսպառ:

Երախաւոր, այն որ զինք անձամբ պատասխանատու կ'ընէ ուրիշի մը անձին ապահովութեանը, Ծննդ. ԽԵ. 9 և ԽԵ. 32, կամ անոր պարտութը, այլօգիք հանգերձ, կատարեալ հատուցմանը, Ա.Ա. կ. Ի.Բ. 26: Գրիստոս “աւելի ազէկ ութափ մը ե-

բաշխաւոր է. պյահիքն՝ շնորհաց փառաւոր և կատարեալ ուխտին մէջ իր վրայ առած է կատարել ինչ որ Աստուծոյ օրէնքը կը պահանջէ մարդոցմէ, որդէս զի մարդիկ արձակուին և ուխտին բոլոր օրհնութիւններով ճոխանան, իրը. ի. 22. Աւստի և հնազանդեցաւ մինչեւ ի մահ, լս. ԺԳ. 5, 12.

Երաստոս, պէտք, Քրիստոնեայ բարեկամ և գործակից Պօղոսի ի կորնթոս, Հաղպարապետ կամ գանձապետ քաղաքին, Պօղոսի եսուեն դնաց յԵփեսոս, և դրկուեցաւ Մակեդոնիա Տիմոթէոսի հետ, Գործ. ԺԹ. 22. Երաստոս իփեսոս էր նաև երդ Պօղոս կը գրէր առ Հռովմայիցին, Հռովմ. ԺԳ. 23, և մեաց հնն, մինչ Պօղոս զնաց կազեւը ի Հռովմ, Բ Տիմ. Պ. 20.

Երգ, կրօնական տաղ, նուագ կամ սաղմոս, Եփ. ի. 49. Կող. Պ. 46. Պօղոս իրատ կու տայ Քրիստոնէից շնութիւն տալ իրատ սաղմոսններով ու օրհնութիւններով և Հոգեսոս Երգերով. Մատթէոս կը պատմէ թէ Քրիստոս և աշակերտներն յետ ընթրեաց օրհնութիւն մը Երգեցին և դուրս ելան. Թերեւս Երգեցին սաղմոսաց այն մասը զոր Հրեայք սովոր էրն Երգել զինի պասկին, և զոր կը կոչէին Հալալ, պյսինին սաղմոս ալելուիսոյի, այն է 113-118 սաղմոսները, որոց առաջին Երկուըք կը կարծուի թէ կ'Երգուերն յառաջ քան ՊԶատիկն, և մեացեալքն յետոյ.

Երգ Երգաց, 1012 ին նախ քան ԴՔԲ. Այս պյարանական և գեղեցիկ բանաստեղծութիւնը միշտ տեղ ունեցաւ կանանական գրոց մէջ, և Հարկաւ Աստուածաշունչին մատն էր Քրիստոսով ժամանակի: Նախնի Քրիստոնեայք այսպէս կը համարէին, և ցանկերու, ձեռագրաց և թարգմանութեանց մէջ կը գտնուի: Բաղում և այլնայլ կարգութիւններուն նպատակին է ցուցնել հոգեսոր ուրեմ և հազարդակցութիւնը որ կայ ի մէջ Քրիստոսի և եկեղեցւ, յայտնի է Սուրբ Գրոց շատ տեղերուն հետ համաձայնութիւնն, այսինքն Սուրբ Գրոց այն տեղերուն ուր

Աստուած և մանաւանդ Քրիստոս կը ցուցուին իրը պյահ կամ փեսայ եկեղեցւ, և ուր ամուսնութիւնն, իւր այլկողոյլ յարաբերութիւններովը, կը գործածուի իրը օրինակ յարաբերութիւնն անոր ժողովրդեան: Այսպէս ինձ սաղմոսն է Մեսիական հարսանեաց երգ մը: Տես և Ես. ՄԳ. 5. ԿԲ. 5. Երեմ. Գ. Եզեկ. ԺԳ. Ուս. Ա. Գ. Բ Կորնթ. ԺԱ. 2. Եփես. Ե. 23-32. Ցոյտ. ԺԹ. 7-9. ԻԱ. 2-9:

Այս գեղեցիկ բանաստեղծութեան վրայ խօսելով, Հարկ կը համարինք յԵփեցնել տարբերութիւնը որ կայ ի մէջ արեկենան և արեմտեան ազգաց: Արդի սովորութեանց և կարգաց նայելով չենք կը մար պյս երգին նպատակիր, պյարանաւթիւնները և ոճը հասկնալ: Հոգեսոր եռանդը և քաղցրութիւնը սիրոյ նմանցնել կամ ուր կոչել սովորական և արեկենան ազգաց մէջ, և մեկնիչք արեկելեան բանաստեղծութիւնը կը բերեն շատ օրինակներ որ մեծ նմանութիւն ունին պյս ներշնեալ պյարանաւթիւնն: Աւետարանին ոգւով տոգորեալ Քրիստոնեաներէն շատերը մեծ բերկութիւն և օգուտ գտած են ոյս գիրքը կարգալով: Յովիաթան Եղուարտս կ'ըսէ. “Ներքին քաղցրութիւնը մը կը գտնեմ որ զիս կը յափշտակէ ինկումներուն մէջ: Ուրիշ բանի մը չեմ կը մար նմանցնել պյս քաղցրութիւնը եթէ որ հոգւոյն հանդարտութեան և Երկրիկի վերացման աշխարհիս հոգեցին: Երբեմն ես իրը թէ տեսիլ կը տեսնեմ, պյնպէս կը կարծեմ զիս մոզք և Երեւակայութեամբ առանձնացեալ մարդոցմէ հեռու լեռ մը կամ ամսյի անապատ մը ուր Քրիստոսի հետ քաղցրութեամբ կը խօսիմ, և յափշտակեալ և ընկղմեալ յԱստուած: Աստուածային իրաց վրայ զգացումն շատ անդամ յանկարծ կը սորրոցէ հոգւոյս մէջ եռանդը մը զոր չեմ կարող բացարձել: Մինչ պյս վիճակի մէջ կը գտնուիմ, Հարկաւոր կը թւուի ինձ Երգել մտածութիւններս, կամ իմ անձին պատմել զանոնիք եղանակաւոր ձայնով մը:” Հատինկդընցի ձն Պատմ. իւր Երգոց Երգոյն գեղեցիկ մեկնաւթեան

յառաջարանին մէջ կ'ըսէ . “Այս գիրք պիտի թուի մեզ արդարեւ վը-սեմ, կրթիչ մասց և շարժիչ սրտի, եթէ քրիստոսի և անոր ծովովթիեւն մէջ իրը ամուսնութիւն և կենակ-ցութիւն հասկնանք զայն : Գիրքին բարձր ո՞նք, մարդոց սիրտերուն մէջ սրտութիւն և մաքրութիւն յառաջ բերելու զօրութիւնը, անոր լեզուին նմանութիւնը քրիստոսի առակնե-րուն և Յայտնութեան գիրքին Տես, հարսին անկեղծանութիւնն ի խոսո-վանել իւր յանցանքը, և գիրքին ընդհանուր ընդունելութիւն գտնելը թէ՛ առ Հրեայո և թէ՛ առ Քրիստոն-եայո, բաւական ապացոյց են անոր աստուածաշաւնչ ըլլալուն : Երգոց երգն, անոնց համար որ մարմաւոր, և մանաւանդ զեղծ մտոք կը կար-դան զայն, է հոտ ի մահուանէ ի մահ, վասն զի կը պղծեն այնպիսիսաց միրոր և ի ինդը . բայց անոնց համար որ Քրիստոսի հետ կենակցութեան փորձը գիտեն և կը կարդան երկնա-ւոր և հոգեկիր մոռք՝ պիտի ըլլայ հոտ ի կենաց ի կեանս : Հոն խօսող-ներն են Քրիստոս, հաւատացեալք և դոսերը Երուսաղեմի, ո պյանիքն ընկերը և բարեկամք հաւատացելըց :

Երգմենեցուցիք, անձէ կամ տե-զէ մը գե հանողք մամ հալածողք, որ պյանիք կոչուած են, վասն զի ուովոր էին Աստուծոյ անունը տալ կամ գիւթական հնարք գործածել : Ա-ռաքեալք կարող էին հանել զդես յանուն Քրիստոսի, Մատթ . ֆ. 1 . Մարկ . թ. 9 . 17 . Ղուկ . ֆ. 17 . նաև Խարերայ մարգիկ, թէ յառաջ և թէ յետ մտուան Փրկչին, կը պղն-դէին նոյն զօրութիւնն ունենալ, Մատթ . թ. 21 . Մարկ . թ. 38 . Ղուկ . թ. 49 . 50 . Գործ . Ժմբ . 13 . 17 . Երգմենեցուցիք որ կը պնդէին ունենալ գե հալածելու զօրութիւնը՝ կը պնդէին նաև գաղտնի դիտութիւն ունենալ դիտաց բնութեան, և պյ-լեայլ խստոց, գեղորէից և քարանց, և իրենց խարերայ արուեստին մէջ սովոր էին պյլեայլ ազօթներ և հը-մայութիւններ ընել . բայց բոլորը ստութիւն և խարեւաթիւն էր և խստիւ արգելեալ : Տես և Գուլշ-կութիւն, երես 108 :

Երդում, բան մը հաստատել կո-չելով վկայ զԱստուած : Աստուած արգելած է ամէն սու երգում, և խօսելու ատեն սովորութիւնը ընել յումպէտոս կոչել զանունն Աստուածոյ . բայց երբ հարկը կամ իրի մը կարե-ւորութիւնը կը պահանջէ երգում, թշլ տուեալ է յաստուածուստ երգնուը յանուն Աստուածոյ, Ել . ԻԲ . 11 . Ղետ . Ե . 1 . Յանուն կուոց երդ-ուուլ կուտայաշտութիւն կը համար-ուէր, Երեմ . Ե . 7 . Ժ . 16 :

Առ Հըբայս Երդում պահանջել դատաւորաց պաշտօնն էր : Դատա-ւորը յատն կարով կը համայէր երդ-ուուլ որոց անկ էր ըստ օրինաց : Այսպէս երդմեցուց կայիշափա զՔրիս-տոս, Մատթ . իջ . 63 : Յիսուս լուռ կեցած էր երկայն հարցափորձին ա-տենը, երբ քահանայապետը զիսնա-լով թէ երդում տալ ոտոյց միջոց է պատախան առնելու, յատն կա-լով բաւ, “կենդանի Աստուածով քեզ կ'երդմեցնեմ որ մեզի ըսես, թէ դու՞ն ես Քրիստոս Որդին Աստու-ծոյ” , Այս երգման, որ պյանիք ի պաշտօնէ կը արուեր՝ Յիսուս պա-տախանեց թէ արդարեւ Քրիստոս, պյանիքն Անսիան էր :

Երդումն է վկայ կոչել զԱստուած իրեն ամենասես վկայ թէ ինչ որ կ'ըսենք ճշմարիտ է, և իրեն ամե-նազօր զիւթենդիր՝ եթէ սուս է ինչ որ կ'ըսենք, Երր . Զ . 16 : Երդումը զօրութիւն ունի, եթէ կը հաւա-տահիր թէ Աստուած ահասիման ար-դար է, թէ անպատիթ չի թողուր զանիք որ ի զուր կը յիշեն անոր ա-նունը, և թէ Աստուծոյ շնորհը կորոնցնել յանհունս տւելի է քան որկիցէ օգուտ շահիլ սուս վկայու-թեամբ : Երդումը կրօնական պաշ-տաման գործ է, և պյու է պատահա-ւոր Աստուած կը պատուիրէ երդ-ուուլ յանուն իւր, Բ Օր . ֆ . 20 , և կը ցուցնէ թէ ինչ եղանակաւ պիտի առնուի երդում, և ինչ պարտակա-նութիւն ունի նա որ կ'երգնու, Ել . ԻԲ . 11 . Բ Օր . Զ . 13 . Սաղմ . ԺԵ . 4 . Իր . 4 : Ուստի անաստատածք որ կ'ըսեն թէ Աստուած կայ, և անոնք որ չեն հաւատար հանգերձեալ գար-ձուց և զատժոց, չեն կինոտ երդ-

նուլ ըստ պատշաճի : Այնպիսեաց բերանը երգումը ոչ պիլ ինչ է եթէ ոչ տեղաբիշու ծազը :

Հոյն իսկ Աստուծոյ համար կը ըստի թէ իւր խոսումը կը հաստատէ երդմամբ , և պայպէս կը համաձայնի մարդոց սովորութեան , Սաղմ . Դի . 11 . Երր . Զ . 13 , 16 , 17 . Մատօն . Ե . 34 , 35 . Յակ . Ե . 12 համարներուն երդման արգելքը Հրեհց անխորհրդաբար և աճապարանօր երդում ընելու շարաշար սովորութեան թէմ է , ապա թէ ոչ հարկ կ'ըլլոյ ըսել թէ Պօղոս առաքեալ Քրիստոսի պատուերին գէմ գործեց , Հռովմ . Ա . 9 . Գուղ . Ա . 20 . Բ կրտնթ . Ա . 23 . Երդնուլ ստիպեալ են անոնք որոնցմէ կը պահանջուի իրենց խօսքին ճշմարտութիւնը հաստատենուի իրական կերպով մը դատաստանի առջն . թէնցէտ տարակցոյ չկայ թէ շատ անդամ երգում կը պահանջուի թէթեր և ուր ամենեին հարկ չկայ , և շատեր կ'երջուն դիւրաւ , առանց խորհնելու թէ ինչ մեծ պատասխանատուութիւն կ'առնուն իրենց վրոյ . Որդինեան պարտական ենք վերջնն առահճան մեծարանիք վարուիլ գէպ առ Աստուծ , մեծապէս զգուշանարու ենք արագ և յանինորհնուրդու երգում ընելէ , երբ խոսումը մը կ'ընելու : Երդմամբ տրուած խոսառում մը չկատարել ստիրժնութիւն է , եթէ իսոսաւմը հակառակ չէ ըրնական և աստուածային օրինաց , քանզի այնպիսի երգում մը պարտաւորիչ չէ : Տես և կորքան և լիլատ . Երդման սովորական ձեռն էր առ Աստուծ , մեծապէս զգուշանարու ենք արագ և յանինորհնուրդու երգում ընելէ , երբ խոսումը մը կ'ընելու : Երդմամբ տրուած խոսառում մը չկատարել ստիրժնութիւն է , եթէ իսոսաւմը հակառակ չէ ըրնական և աստուածային օրինաց , քանզի այնպիսի երգում մը պարտաւորիչ չէ :

Տես և կորքան և լիլատ . Երդման սովորական ձեռն էր առ Արեկոյս , “Աստուծ ինծի պայպէս ու ասկէ տեկի ինէ , ” պայինքն , Աստուած սպաննէ զիս պա անասնցն զիս , (քանզի երդման ատեն շատ անդամ անասուն մը զրհի համար կը զենուին ,) նա մանաւանդ առաւելքուն զնու պատժէ զիս , եթէ ինչ սր կ'ըսեմ ճշմարիտ չէ , Հռութ Ա . 17 . Ա . թագ . Գ . 17 . Ուրիշ ձեւ երդման էր “կենդանի է Տէր , ” Դամ . Եր . 19 . “Ստոյգը կ'ըսեմ Քրիստոսով ու չեմ առեր , ” Հռովմ . Թ . 4 . “Ճշմարիտ կ'ըսեմ Քրիստոսով և ուստ չեմ խօսիր , ” Ա . Տիմ . Բ . 7 . “Կայ է ինծի Աստուած , ” Փիլիպ . Ա . 8 . կ'երեի թէ

երդման հետ այլեալլ գործեր կ'ըլլային , զորօրինակ գնել զեռն ընդ երանօք , Ծննդ . Իդ . 2 . Խի . 29 . և ձեռս յերկինս ամբառնալ , Ծննդ . Ժդ . 22 , 23 . Բ Օր . Լի . 40 . Ցոյստ . Ժ . 5 :

Երեմիա , մին ի գիտաւոր մարգարեց Հին Կտակարանին , մարգարեացաւ առ Յովափաւ , Յովակիմաւ և Սեղեկիաւ , նաև ոյս վերջնոյն գերաւթենեն ետքը : Երեմիա ծնած էր Անաթովիթ , ի ցեղէ քոհանաւից , և էր սահմանեալ Աստուծոյ ինել մարգարէ , և հուրիուեցաւ այս գործին յառաջ քան իւր ծնունդը , Երեմ . Ա . 1 , 5 : ի պատանեկութեան կանչեցաւ գործել իրբե մարգարէ , նշան բան գիրք . Յան գիրք . , Յափափաթագւորին Երեմաւուաներոդ տարին : Այս բարի թագաւորն անտարակոյս զործակից եղաւ . Երեմիայի յառաջ տանել ժողովրդեան բարեկարգութիւնը . բայց մարգարէին կեանքն պինուհետեւ եղաւ լի նեղութեամբ և հալածանօք : Յովափիմ կրակը նետեց անոր մարգարէութեան տոմսը , և կ'ուզէր զանի սպաննել , Երեմիա մեղմազ իրատեց Ովերեկիա և իմացաւ տագնապը որ ի մօսոյ պիտի զար Խորայելի մեղապարտ ազգին վրոյ . գուշակեց նաև եօթանանամենոյ գերութիւնը , բայց ի զուր . Մարգարէին ճշմարտախօսութիւնը շատ անդամ վտանգի մէջ գրաւ անոր կեանքը , և ի բանտի էր Երեմիա , երբ Երուսաղէմ առնուեցաւ ի Նարուգովունոտորոյ : Նարուգովանոսուր արձակեց զերեմիա , և խոստացաւ տեղ տալ անոր Բարելոն , բայց մարգարէն ընտրեց մեալ Հրեհց մեացորդին հետ , և քիչ ետքը ստիպուեցաւ երթաւ անոնց հետ լոգիստոս , յամին 586 նախ քան գիրք . , և կը խրատէր ու կը յանդիմանէր զտիննք մինչեւ ի մահ իւր . Երբ քառասուն և երկու տարի հաստատութեամբ րանեց ճշմարտութեան և Աստուծոյ կողմը իւր ստամբակ ազգին գէմ : Թէպէս ի ինէ հեզ , զըթած և երկիւղած , ամենեին չըր զանգիտէր վտանգէ , երբ պարուը կը պահանջէր այնպէս : Սպառանալիք բաւական չէին լուցնել զերեմիա , ոչ

աւ պյոց չարաշար վարումն իր անձին գլուխ կօտարացներ զնա անսնցմէ: Ի խանգակաթ սիրոյ առ համազգիս իւր մասնակից եղաւ անոնց աղքտիցը, զոր չկոցաւ չեռացնել տալ տնոնց գլուխն իրատելով և զգուշացնելով զանոնք:

Երեմիայի Գիրքը Կարգի դնել գրժուարին է, վասն զի անոր մարգարէութեանց և պատգամներուն շատերը ժամանակագրական կարգաւչեն: Բայց և այնպէս պյո գիրքը կրբնայ բաժնուիլ, բնական և ըստ բաւականին ճիշդ կերպով, չորս ընդհանուր մաս, որ չորս իշխանաց, Յովիսիայ, Յովակիսիայ, Սեդեկիայ և Գոդողիսի ժամանակ տրուած մարդարէութիւնները կարգաւ կը պարունակեն: Գիրքին վերջին գլուխը կը թուի յաւելեալ յայլմէ, թերեւս յիշղառայ, և առնուած է զրեթէ բան առ բան թագաւորութեանց Դ. Գիրքէն, գլ. 1. 17. 18-20, և գլ. 1. 16. Տես Երեմ. ՄԱ. 64:

Երեմիայի գործն է նաև Ողբոց Գիրքը, ուր մարդարէն սրտառուչ կերպով կ'ողբայ իր ժաղովը գեան:

Երեք: Աս Խօսքը, „Երեք օր և երեք գիշեր,“ Մատթ. Ժ. 40, կը նշանակէ երեք օր, քանզի Հրեայք փոխանակ ամրող աւուր, ոյն է քան և չորս ժամուց, սովոր երն ըսել՝ „օր և գիշեր,“ և Ա. Թագ. 1. 13, „Երեք օր, խօսքով պէտք չէ հանակալ ամրող երեք օր, ոյլ մէկ ամրող օր, և առաջնոյն ու վերջնոյն մէկ մասը մայն, քանզի Հրեայք սովոր էին նաև օրուան մէկ մասն օր կոչել. Տես և Մնակ. 1. 12, 17. Ա. Թագ. 1. 12, 13:

Երեք պամանկներ, գիւղ երեսուն և երեք մշն ի հարաւոյ Հռովմայ: Առ յիշուի ի լիկերոնէ, և կը կոչաւի տակաւին Երեք պանդոկ: Տես և Աղփառական:


Երեկ ու այսօր, Երր. Ժ. 8 համարին մէջ գործածուած է ընդհանուր մտօք իւր անցեալ և ներկայ ժամանակ: Գրիսոսս միննոյն է յափսեան: Մարդուն կեանը և գիտութիւնը համեմատութեամբ “Երեկուանն” են, Յոր. 1. 9:

Երիկամունք: Երբայսեցիք Երիկամունքը կը համարէին իրր տեղի զգացմանց, և կ'ընծայէին մարմույն ոյն մասին զիտութիւն, ուրախութիւն, վեշ, հաճոյք. ուստի կ'ըսուի ի Սուրբ Գիրութէ Աստուած կը խնդրէ սիրած և կը գործէ Երիկամունքը:

Երինգ: Կարմիր երինջը կը մատուցուէին ի զոհ վասն մեղաց ազգին, Թու. Ժ. Թ. 1-10 Նկարագրուած մասնաւոր եղանակաւ: Այս զէհն օրինակ եր ճշմարիտ զօհին որ եզաւ մեղաց համար յանձին գրիսասսի, Երր. Թ. 13, 14: Պարարտ կամ գեղեցիկ երինջ նշանակ եր անառակ ցոփութեան, Երեմ. Խ. 20. Մ. 11. Ուս. Դ. 16:

Երիքով, քաղաք Բենիամինի, Յես. Ժ. 7. Ժ. 21, իրը ութեասն մըշն յարեւելից արեւելեան հիւսիսյ Երուազգեմի, և Յորդանանէ՛ իրը եօթն մըշն: Քանանցցւոց առաջին քաղաքն է զոր առաւ Յեսոս: Երիքովի պարիսպներն հրաշիւր կործանեցան և Յեսոս ջնջեց բնակիչները բաց ի Աստիքը և անոր գերգաստանէն, անէծք կարգարով անոր որ մտարեկէն նորէն շինել այն քաղաքը: Յեսոսուաց անէծքը կատարուեցաւ աւելի քան հինգ հարիւր տարի եւուը յանձին Յիեւելայ, Յես. Զ. 26. Գ. Թագ. Ժ. 34: Բայց ուրիշ Երիքով մը շինուած էր մօտ առաջնոյն, Դատ. Գ. 13. Բ. Թագ. Ժ. 5: Երիքով կը կոչուած, նաև “արմաւենեաց քաղաք,” Բ. Օր. Լ. Դ. 3. Դատ. Ա. 16, և յետոյ ծաղկեցաւ և կարեւորութեան կորմանէ Երիքորդ էր զինի Երուազգեմի: Երիքով ուներ մարդարէից դպրոց, և էր նիստ Եղիսայի, Դ. Թագ. Բ. 4, 18: Հնա բժշկեց Յիսուս Երկու կոյրելը, Մատթ. Ի. 29-34, և ներկը Զաքեսոսի, Ղուկ. Ժ. 10-10:

Ընդհանրապէս կը կարծուի թէ Երիքովի անդն էր այժմուն Անհամ, գծուծ և աղանդի գիւղ Արաբացւոց իւր Երկու հարիւր բնակիչները յարիւր Անհամ, Ա. ատի-Քելլը կոչուած է գեղ ի գաշտը: Ի Յեսոս կործանաւ Երիքով էր Թերես



ԴԱՇՏ ԵՐԻՒԹՈՎՆ՝ ՅԱՄԲԻՄՏԵԱՆ ԲԼՐՈՑ

մօտ յանուանեալ աղբիւրն Եղիսէկի, պյոխն պյժման Այս էս Սուրբան կոչուած ակունքը, Որիհաչէն երկու մղոն դէպ հիւսիսային արևմուտք, Երկրովի արեկմուեան և հիւսիսային կողմերը կան կրաքարի բարձր բլրւրներ, յարց մին, տիրուած գուարանդասն, 1,200 կամ 1,500 ուրբ բարձր, կ'առնու զանուն իւր ոս արդի աւանդութենէն թէ Գրիսոսոս հոն քառասոն օր պահէց և փոքրուեցաւ, Այս ըլրոց և Յորդանանու մշջտեզ է Երկրովի գաշտը, „ Յես. Դ. 13, որոյ դիմացն են “Մովարու գաշտերն” յարենից գետոյն, Այս գաշտն էր ի հնութեալ ջրարրեր և պաղաքեր յաժ, Հիմա ալ կրնայ պաղաքեր ըլլալ, բայց թողեալ լքեալ է, և արմաւենիք, բաղստամոնը և մեղրը, որովք անուանի էր երբեմն Երկրով, անհետ եղած են.

Երկրովէ յիրուսաղէմ երթալու մամրան է նեղ և քարուտ անցքերէ դար վեր, ձորերու և վախերու մէջէն, Շատ գժուարին և վտանգաւոր է այս ճամբան, և է միշտ աւաղակւատ, ինչպէս էր բարի Սամարացւոյն ժամանակ, Ղուկ. Ժ. 30-34:

Երկար էր ի վաղուց ծանօթ և պիտանի, Ծննդ. Դ. 22, Մովսէս յաճախ կը յիշէ այս մետաղը, Եդիուտոսի մէջ ծառայութիւնը կը նման ցընէ հայեալ երկաթոյ հնոցի, կը յիշէ նաև քանանու երկրին երկաթը, Բ. Օր. Գ. 11. Դ. 20. Ը. 9, Պէտքէս կազմածք և անօթք կը շինուէին ի հնութեալ երկաթէ, Տաճարին շինուածոյն համար ամրաւ երկաթ գործածուեցաւ, Ա. Մնաց. Իթ. 2, 7, “Երկաթ” օրինակ է սորկութեան, զօրութեան, յամառութեան, քաջապրառութեան, նեղութեան, պյուղքն հանդերձ, Բ. Օր. Իթ. 48, Յօր. Խ. 18, Ես. ԽԸ. 4. Երեմ. Ա. 18. Եղիշ. ԽԸ. 18, 20. Դան. Բ. 23, “Երկաթը երկաթով կը սրուի, ” կ'ըսէ իմաստունը, “ու մարդը իր բարեկամին երեսը կը սրէ, ” պյոխն թէ բարեկամին առաջակայութիւնը մեզի աւելի վստահութիւն և ազահովութիւն կու ասյ, Աստուած իւր ապերախտ և սիխտադրուտ ժողովը բդեալ կը ոպաւնոյ բնել զերկինս պղնձի և զերկիր՝ երկաթի. պյոխն ըն եւ զերկիր երաշտ և զերկինս առանց անձրեկի, Երկաթի կառք էին կառք

վառեալք երկաթի ցցովք և գերանգեղք. Տես կառք.

Երկինք, ի Սուրբ Գիրս, կը նշանակէ նախ օդց. ամպերուն, մոլորակաց և աստեղաց ուսհմանը, բայց մանաւանդ երանելեց աշխարհը, որ ի վերոյ է քան զուեանելի երկին, կը կոչուի Երկրորդ երկինք, և Երկինք երկինք, որ միւնքնը կը նշանակէն. Հոն պիտի բնակին ուուրք, և տեսնել զԱստուած, որչափ ինչ հնար է տեսնել արարածյ, Հոն եւլաւ Քրիստոս բարեխօսել իւր ժողովը գեղեան համար և պատրաստել անոնց աեղի ուր վերջապէս պիտի ժողովուին, և ոյլ ևս չմեկին անկէ, Եփես. Թ. 40. Երբ. Ը. 1. թ. 24-28. Յատափի փոքր ի շատէ միայն գիտենք երկինց աեղը և երկայինք, նաև անոր բնակաց զրադումը և երանութիւնը. Սուրբ Գիրք կը սորվեցնէ մեզի թէ որեկցէ մեզք կամ շարիք մերժուած է անկէ. Մեզաց պառուզ պիտի շգտնուի հոն, ոյսինքն անկէք կամ տրտմութիւն կամ հեծաւթիւն, արտատաւք և մահ. առաջին բաներն անցնուի. Սուրբ Գիրք կը նկարադրէ վերկինս պյարանօրէն, գործածելավ ամէն պատկէր զըր ըլնութիւնը կամ արուեստը կրնան ընծայել ոյն տեղւյն երանութիւնը գէթ օրինակաւ ցուցնելու. Ուստի կը կոչէ զայն թագաւորութիւն, ժառանգութիւն. կըսէ թէ հոն կան ուզիք փափկաթեան, փառք կենաց, փառաւոր լիս, հիանալի երգեր, պատմուանիք, զատկք, իրափութիւնք, 'զուարթութիւն, գանձք, յաղթանակներ. Սուրբ Գիրք նաև կը ցուցնէ մեզ երկինց տեսարաններ. արգարը հոն կը շրջի առաջի Աստուծյ, Քրիստոսի հետ կ'երկեք ի փառս. Երկինք կեանք է, յաւիտենական կեանք, փառք, յաւիտենական առաւելութիւն փառաց, գրքութիւն, հանգիստ, իազարաթիւն, լըռմն ուրախութեան, Տէրսը ուրախութիւնը: Այն փառաց մէջ պյլեայլ առտիճաններ կան, և անդադար յաւաց երթալ, Հոն պիտի ըլլայ ընկերակցութիւն մը, որոյ երջանկութիւնը յաւաց պիտի զայ իրարու հետ հազորդութիւնէ և տե-

սութենէ, և իրարու բարեկամնթիւն ցուցնելի և ընելի: Ամէն սուրբ կատարեալ մաքուր պիտի ըլլայ հան, և բերկրութեամբ պիտի ապրինք անոնց հետ զըրս կը սիրեկինք Քրիստոսուզ, յաշխարհի, Մատթ. Ը. 11. Ժէ. 3, 4. Ա. Թես. Բ. 19. Դ. 13-17. Հոն կըսէ պիտի առենենք զՔրիստոս, և պիտի զգանք թէ ամենայն ինչ հան կատարեալ և յաւիտենական է: Սուրբ Գիրք կը սորվեցնէ նաև թէ մարմինն ևս մասնակից պիտի ըլլայ հոգւյն երանութեանը, ուստի մեր խոպան երանութիւնը մարմնոց յարութենէն ետքն է: Մարմինը մասնակից պիտի ըլլայ հոգւյն երանութեանը, վառն զի հոգւյն հոգւ նաև մարմինը փրկուած է, և, ի յարութեան արդարոց, պիտի առնու Քրիստոսի փառաւորեալ մարմնոյն նմանութիւնը: Քրիստոս իջնելով յերկինք և դարձեալ հոն ելլելով կը ցուցնէ երկրայոզ հոգւոց թէ արդարե կայ երկինք. կը բանայ երկինք ցուռները մեզաւորաց իւր քառաւունը զոյն, և անոր որ Քրիստոսի արեամբ պիտի ընդունուին երկինքը, պիտի պատրաստուին երկինք համար Քրիստոսի շնորհօք, և անոր սիրոյն մէջ միայն պիտի գտնեն իրենց երջանկութիւնը յաւիտեան. Տես Երկնից բազաւորութիւն:

Երկիր: Թէ՛ Երրայեցերէն և թէ Յունարէն միենայն բառը կը գործածուի ցուցնելու թէ՛ բոլը երկրագունաց և թէ՛ մասնաւոր մաս կամ գաւառ մը երկրու վրայ Խոսքին իմաստէն միայն կրնայ որոշուիլ թէ որ մեզք առնուած է երկիր բառն ոյս ինչ կամ ոյն խոսքին մէջ: Զորքինակ, Մատթէի սա խոսքին մէջ, "Բոլոր երկրին վրայ իւաւը եղաւ, " Մատթ. Ի. Է. կրնայ հասկցուիլ թէ Հրէաստանի երկիրը միայն, և թէ՛ բոլը աշխարհք: " Բոլոր երկիր խոսքը կը գործածուի երրեմն աւելարանութեամբ փոխանակ ընդարձակ տեղւյն, Նզը. Ա. 2: Երկիր բառն, երբեք զատ յերկնից, կը գործածուի փոխանակ հողագունատիս կամ անոր երեսին. կը գործածուի նաև փոխանակ արահ կամ վարեկի երկրի. կը գործածուի փոխանակ ընակչաց երկ-

բիս, այլովքն հասդերձ բարյական մտաք, երկրաւոր բառով կը հասկցուի ինչ որ երկնաւոր, հոգեւոր և ոռւրք չե, Յովհ. Գ. 31. Ա. կորնթ. ԺԵ. 47. Կող. Գ. 2. Յակ. Գ. 15. “Երկրի վարի կողմները, խօսրով կը հասկցուի մեռելոց աներեսյթ աշխարհը, Սալմ. ԿԳ. 9. Ես. ԽԴ. 23. Եփես. Գ. 9.”

Երկեց բազաւորութիւն. Այս բառը գործածուած է Նոր կոտակարանին մէջ նշանակելու համար Քրիստոսի աիրել և տնօրինելը, կամ իշխանութիւն վարելը: Հին մարդարք երբ Մեսիայի յատկութիւնը կը նկարագրեն, Դան. Բ. 44. Ե. 13, 14. Միք. Դ. 1-7, նա երբ անարգուելուն և չարչարուելուն վրայ անգամ կը խօսին, սովոր են յիշել նաև անոր իշխանութիւնը, թագաւորութիւնը և աստուածութիւնը: Հըեւոյք, մարդարքից այս ոճին հոգեւոր միտքը չհասկնալով, ակն ունէին Մեսիայի, երբ երկրաւոր թագաւորի որ պիտի գար նոււանել իւր թշնամիները, Դաւթի գահը հաստատել միւսանգամ ըստ առաջին պայծառութեան իւրում, հնազունեցնել հեթանուները, և վարժարել իւր բարեկամները և հաւատարիմ ծառաներն ըստ շափոյ հաւատարմութեան և ծառայութեանց նոցա: Հըեւից այս սինալ կարծիքն է պատճառ որ առաքեալք, մինչեւ ըստ արժանուոյն ճանշած չեն զքիստոս, կը վիճէին իրենց մէջ թէ ով առաջին պիտի ըլլար անոր թագաւորութեան մէջ: Այն սիւլ կարծիքն է նաև հաստականապէս պատճառ որ Զերեքեայ որդիքը ցանկացան երկու առաջին բարձրն ունենալ յարքայսլութեան Քրիստոսի, այսինքն նատիւ յաջմէ և յահնեկէ իրենց սիրելի Վարդապետին և Տեառն: Առաքեալք ետքը սորվեցան թէ Քրիստոսի թագաւորութիւնն այս աշխարհէ չէր, Յովհ. ԺԸ. 36, 37, և թէ անոր ծառաւոր, ոգին, միջոցները և վարժանաներն հոգեւոր և երկնային էին: Քրիստոսի թագաւորութիւնն ունել անի իւր արտօքին ձեւը, որ է տեսանելի եկեղեցին, Մատթ. ԺԳ. 47, և կու տայ աշխարհի ժամանակաւոր երանութեանց

մեծագոյնը, բայց անոր ճշմարիտ աէրութիւնն է ի հոգին մարդկան: Քրիստոսի թագաւորութիւնն են անոնք որ Հոգեւով Քրիստոսի միացեալ են ընդ նմա երբեւ ընդ դիլոյ և թագաւորի իւրեանց, ի սիրել, պաշտել և վայելել զնա յաւիտեան: Քրիստոսի գործն երկրի վրայ էր հաստատել այս թագաւորութիւնը, Մատթ. Գ. 2. Իւր աշամիերուները դրան այս արքայութեան մէջ մինչ դեռ երկրի վրայ էր, և մանաւանդիւր յարւութիւնն և համբարձմանէն ետքը, Յովհ. Ի. 22. Գործ. Բ. 32-36. և “գլուխ ամէն բաներու վրայ, որպէս զի ընէ այն թագաւորութիւնը յազդական և գերագոյն նոյն իսկ երկրի վրայ, Դան. Ե. 27. Եփես. Ա. 20-22: Քրիստոսի թագաւորութիւնը կատարեալ պիտի ըլլար երկինքը, Մատթ. Ը. 41, և պիտի չդադրի երբէք, Ղուկ. Ա. 33, նաև երբ Փրկին բարեկոսական թագաւորութիւնը վերջանայ, Ա. կորնթ. Ժ. 28:

Երկպառակութիւն, պատառում կամ ճեղքում: ընդհանրապէս կը գործածուի Նոր կոտակարանին մէջ ցաւցնելու համար անհամառնայութիւն Քրիստոնէից մէջ. Կուուզ և հակառակութեամբ, բայց առանց արտաքին հերձուածոյ կամ պառակումն, Ա. կորնթ. Ա. 10-12. ԺԸ. 25, 26: Յանցանքը կրնոյ բազմութեան կամ սակաւութեան և կամ երկոցունց ևս կողմն ըլլար: Երկպառակութիւնը մեզք է Քրիստոնէական սիրոյ գէմ, և կարեւէր կը խօսէ Քրիստոնէութիւնը, Յովհ. 25:

Երկրորդ Օրինաց, Գիբք, կամ երկրորդամն օրինաց: Այսպէս կոչւած է ի Յունաց հնգամատենին վերջին գիրը, վասն զի Մովսէս այս գիրըն մէջ կը համառօտէ ինչ որ պատուիրած էր առաջին չորս գրոց մէջ, Բ. Օր. Ա. 1-6. Իթ. 1. Ա. 1. ԼԳ. Այս գիրը կը պատուակէ ըլլագաւորութիւն անցից անցերոց յանապատին մետասաներորդ ամսոյն սկիզբէն մինչեւ երկուասաներորդ ամսոյն եօթներորդ օրը, Խարայելացւոց Եղիպատու ելլալուն քառասներորդ տարին, այն է իրը վեց եօթնեակ

յառաջ քան զամ 145 | նախ քան զի՞ր : Երկրորդ Օրինաց այն մասը ուր Մովսիսի մահը կը միշտէն յետոյ աւելցուած է, հաւանականապէս ի Ցեղուայ :

Երկրորդ Օրինաց Գիրըը գտեմ և պատուական ատենարանութիւն է առոտուածարեալ „առն Աստուծոյ,“ որ արդէն մեծարդյ էր իր հասակին և փորձառութեանը պատճառաւ, և կը կենար գրեթէ երկնից գուուր : Մովսէս կու տոյ Աստուծոյ ժողովրդեան իւր հայրական իրատն և օրչնութիւնը, և առա կ'ելլէ Փասդայի դադամթը և կը մեռնի առանձին մինչ կրկին կը պատմէ ինչ որ ըրած էր Աստուծուած Խորացելի որդուց, համառուիր կը յիշէ օրէնքը, կը ցանցն թէ ինչու համար պարտէն սիրել զԱստուծ և ծառայի անոր : Գիրըը լի է խանդակաթ ինամովք, իմաստուն իրաւուց և նախանձաւոր սիրով Հայրենասիրի և մարդարէի գեղ Աստուծոյ ժողովրդը, զոր այնպէս երկար կրած էր իր ծոցը : Յետանագոյնք ի մատնեադրաց Սուրբ Գրոց ստեղ վկայութիւն կը բերեն այս գիրքէն, նաև մեր Տէր, Սատր. Դ. 4, 7, 10 :

Երկրպագութիւն առ Աստուծած, թէ հոգեար ըլլայ և թէ տեսանելի, թէ առանձին և թէ հրապարակաւ, թէ անհատից և թէ ընտանեաց և հասարակութեանց կողմանէ, և ոչ միայն յայտնի պարտք ամենեցօւն որ կը հաւատան յԱստուծած, ոյլ և ստեղ պատասիրուած է յԱստուծածաշնչւ գիրը : Տես և Ազօր ։ Բոլոր հաւատացեց յաւարու կիրակէից գումարսէին ի պաշտօն հրապարակական, որ նախ տաճարին և առա ժողովրդանոցաց մէջ ըստ հրամանին Աստուծոյ կատարուած կրօնական պաշտաման շարունակութիւննեն է, անարակյս պարուք է Գրիստոնէից : Նոյն իսկ եկեղեցի բառը որ ժողովը կը նշանակէ կ'ակնարիէ այս պարուքը : Նաև աւելարանին քարոզութիւնը որ Գրիստոնէւթիւնը տարածելու մեջ միջցն կը պահանջէ զայն : Պօղոսի իրատը „մէկուղ ժողովիւթիւնը,“ իր թութերը “բոլոր եկեղեցիներուն” մէջ կարդալ,

իօսակցիւ “սաղմաններով, օրհնութիւններով, և երգերով,“ ինչպէս նաև կանոնները զորս կու տայ նոյն առաքեալ բոլոր հաւատացելոց հոգեար շինութեանը համար երբ մէկտեղ կը ժողովուէին յեկեղեցին, ասոնք ամէնը կը ցուցնեն թէ յաւուրս կիւրակէից կրօնական պաշտաման համար հաւատացելոց մէկտեղ հաւատուութիւնը որէնք էր :

“Երկրպագութիւնն, բար-կը նշանակէ երբեմն հպատակութեան և յարգանաց այն ձեւը որով սովորութիւնն էր պատուել զթագաւորս կոմմ մեծարդյ անձին՝ անոնց առջի խռարինով, Դաս . Բ. 46 . Ղուկ . ԺԴ . 10 : Արեւելան ազգաց մէջ գեւ կոյ այս սովորութիւնը, կործան յերես ճակատը գետին մերձեցնել, Մննդ . Ղ. 3 . Մատթ . ԺԲ . 26 :

Երմաս, Գրիստոնեայ ի Հառվմ, Հառվմ . Ժ. 9 . 14 : Ըստ ոմանց կը կարծուի թէ պյս Երմաս էր հեղինակ “Երմասայ հօվիւը, կոչուած հին գիրքին, որ կը պարսւակէ ճշմարտութեան և բարեպաշտութեան հետ խառն յիմար և սնապաշտական բաշազանք :

Երբաւագնեմ, Սուրբ Երկրին գլխաւոր քաղաքը, իսկ Գրիստոնէից համար աշխարհիս բոլոր քաղաքաց հուշակաւորադոյնը : Ե. Յ31° 46' 43'' Հիւ. Լոյն ., և Յ35° 43' արեւել . Երկ ., բարձրաւանդակի վրայ ի հարաւոյ Երկրին կեդրոնին, իր Երեսուն և եօթն մղն հեռու Միջերկրական ծովն , և իր քան և չորս մղն ի Յորդանանէ : Երուսաղմանի տեղը շատ կանուխ նսիրական եղաւ Արքահամը հաւաքին փորուելովն Աստուծմէ, Մննդ . ԻԲ . Բ. Մննդ . Գ. 1 : Բնենիսամնին և Յութայի ցեղերուն սոհմաննին վրայ էր Երուսաղմէմ, մեծաւ մառամք առաջնոյն սոհմաննին մէջ, բայց իր վերջնոյն վերաբերեալ կը համարուէր, քանզի Յուգա առած էր պյս քաղաքը, Յես . ԺԵ . 8 . Ժ. 16 . 28 . Դաս . Ա. 4-8 : Քաղաքին վազեմք անունն էր Սաղէմ, Մննդ . ԺԴ . 18 . Սաղմ . ՀԶ . 2 : Յետոյ կոչուեցաւ Յերաւա, իր քաղաքը Յերաւացւոց, Դաս . ԺԹ . 10 , Ամուր գիրք ունենալով կրցա-

գեմ զնել իսրայելացւոց որ կ'ուզեին մինակ տէր ըլլալ քաղաքին, մինչեւ հուսկ ուրեմն Դաւիթ յարձակմամբ առաջ անոր ամրոցը, ի թագ. Ե. 6, 9, և յետ պշնորիկ առաջ այժմու անօննը, և կոյսուեցաւ նաև “քաղաք Դաւթի!”, Այսուհետեւ եղաւ կրօնական և քաղաքական կերոն թագաւորութեան, և հետզհետէ ընդարձակուեցաւ, զարդարուեցաւ և ամրացաւ: Բայց թուրուսպեմի գլխաւոր փառքն այս էր որ անոր հոյակապ ամսարին մէջ կը բնակէր միմիքան կենացանին եւ նշմարիտն Աստված, և կը յայտնէր զինք:

Յետ բաժանման տասն ցեղից, Երուսաղէմ եղաւ միշտ մզյրաքաղաք Յուղայի թագաւորութեան: Գանիցս անօննեցաւ և կոյզուտուեցաւ, և հուսկ յետոյ քաղաքուեցաւ առ Բարեկրոնական գերութեամբ, դ Թագ. ԺԴ. 13. Բ Մհաց. ԺԲ. 9. ԻԱ. 16. ԻԴ. 23. ԻԵ. 23. ԼԵ. 3, 10, 17-20: Յետ եօթանասուն ամաց Հըբեոյք միւսանգամ շննեցին զերուսպէմի ի դարձին իւրեանց ի գերօւթենէ յամին իրը 536 նախ քան զիր, և շատ ջանացին հանել զնա յառաջին պայծառութիւն իւր: Իր 332 ին նախ քան զիր: Երուսաղէմ հպատակեցաւ Աղքանադրի Մակեդոնացւոց: և անոր մահաւանէն քիչ առեն եռքը Եղիպտոսի Պաղոմէոս թագաւորին առաւ զայն յարձակմամբ շարտթ օր մը, մինչ Հըբեոյք, ինչպէս կ'ըսուի, կը եղէին հաւուիլ: 170 ին նախ քան զիր, Երուսաղէմ ինկաւ ընդ ըրունութեամբ Անտիոքոս Եպիփանուս որ կործանեց քաղքին պարօպները, Արամազդայ պատկերը կանոննեց առաջրին մէջ, և ամէն կերպով ջանաց ժաղգուրդը դարձնել ի կուպաշտութիւն: Սակայն առ Մակարեամբ Հըբեոյք, 163 ին նախ քան զիր, եղան ինքնիշխան: Ճիշդ դար մը ետքը, Հոռվանիշիք արիեցին քաղքին: Հըբեոդէն Մէծ շատիք ըրաւ քաղցրը գեղեցիկացնելու: Այս նորոգեան քաղաքը եւ ամսար եկաւ յափեան օր հնեալ Մեսիս, ի լրման ժամանակաց, և փառաւոր ըրաւ իւր ողբերուն աեղք: Բայց զիրիստոս մերժելով և ի խաչ հանելով լցուց

637 ին առաւ զերուսաղէմ Քրիստոնեաներէն յետ չորեամսնայ պաշարման : Երուսաղէմ մնաց ընդ իշխանութեամբ ամիրապետաց Պաղատու մինչև 868 : Այս թուականին Եգիպտոսի Թուրքը իշխանն ԱՀմետ առաւ քաղպար, որ իր 220 տարի եղաւ հպատակ այլեւսոյ թուրք և Սարակինութեանց, մինչ 1099 ին Խաչակիրը առնի զայն ընդ առջնորդութեամբ կոստորուայ Պայշենոնի որ և ընտրուեցաւ թագաւոր Երուսաղէմի : Կոստորուայի յաջորդեց Եղբայրը Պալտուին, որ մեռած 1148 ին : 1187 ին Սալադին, սուլդան արքեկից, առաւ քաղպար մատնութեամբ Տրիպոլիսյ կոմսին Բայյոննաի, որ մեռած գանուեցաւ անկողնին մէջ այս օրն առաւատուն յարում զիտի մատնութեր քաղպարը Երուսաղէմ արքուեցաւ նորէն 1242 ին : Լատին իշխանաց ձեռամբ Դամասկոսի Էմիրին Սալէհ Խսմայիլի : 1291 ին տուին զայն Եգիպտոսի ոսուդաններուն որ կալան զայն մինչև 1382 : Օսմաննեան Սուլդանն Սէլիմ, հուամեց զեղիպտոս և զԱլսրիս Հանգերձ Երուսաղէմաւ 1517 ին, և անոր որդին Սուլդան Ափէկյան շնից կամ նորոցից ոյժմու պարիսպն 1534 ին : Սայնմ ժամանակէ հետէ Երուսաղէմ կը մնայ ընդ իշխանութեամբ Օսմաննեանց, միոյն քիչ մը ժամանակ, այն է 1832-1834, Երուսաղէմի տիրեց Խորահիմ Փաշա Եգիպտացի : Երուսաղէմ հիմա կը վերաբերի Դամասկոսի գաւառին, թէկէտ ունի յատուկ կառավարիչ Յամաննեանց :

Երուսաղէմ կայ ի միջոցի գաշտին Հքէաստանի, իր 2,400 ոսք ի երքան զՄիջնէրկանան : Գետինը բարձը է, բայց, դէպ արեկելք, ի սկզբան՝ մեղմ, և ապա՝ սաստիկ զարդարուր, ուր ուրիշ ուրիշ կան վախեր որ կը կարկառին Յավսափատու ձորին, կամ որ նոյն է, կեդրոնի հեղեղատին վեյսյ : Նոյն բարձը գետինն ի հարաւոյ կը յանդի ի խոր և ի ինեղ ձորն Ենովմայ, որ քաղքին հին հարսաւոյն ուահմանն է, և որ նոյնպէս արեմտեան կողմէն զառիվեր երթալով՝ կը յանդի հիւսիսային արեմտեան բարձրաւանդակը : Բայց նոյն իսկ քաղքին

մէջ կան երկու ձորակ կամ նեղ հովիտներ որ քաղքին շնանիստ մուսար կը բաժնեն երկը գլխաւոր թաղ կամ ըլուր : Սիօն, ոյս ըլուրներուն բարձրագոյնը, եր քաղքին հարաւային արեմտեան թաղը, առ որով, ի հարաւայ և յարեմտից, կը քերէր Ենովմայ ի խորածորը . իսկ ի հիւսիսային և յարեմտեան կողման Սիօնի եր նեղագոյն ձորն պանրագործաց, կամ Տիւրոպէոնի, որ ի հարաւայ արեկելից կը յանդէր ի հեղեղատն կեդրոնի : Նաև Տիւրոպէոն կը միանար, Սիօնի հիւսիսային արեկելեան ստորոտին մօս, հիւսիսէն դէպ ի վար եկող ձորի մը հետ : Սիօն կը կոչուէր նաև Քաղպար Դաւթի, և ի Յովոնպոսէ՝ վերին քաղպար : Ի հնում պատեալ ըլլալով պարսպար և ի խորածորք, քաղքին ամրագոյն մասն էր, ուր էրն նաև միջնարեզը և թագաւորին պալատը : Տիւրոպէոնը կը բաժնէր վիթոն ի հիւսիսյ՝ յլկերայէ, և յարեկելեան հիւսիսյ՝ ի Մորիսյէ : Ակրա եր ցած քան զՄիոն և քան զգետին արեմտից հիւսիսյ անդր քան զգարիսպն : Ակրա կոլուած թաղը կը կոչուէր ի Յովսեպոսէ՝ ստորին քաղպարին Մօրիա, սուրբ լեռ, կոյ ի հիւսիսյ արեկելից Սիօնի, ընդ որում կապեալ էր ի հնումն իւր մօտագոյն ծոյրին կամրջով մը Տիւրոպէոնի վըրոյ, Բողինան այս կամրջին Պացորդները գտած կը համարի : Մորիա էր ի սկզբան բարձրաւանդակ փոքր, բայց յետոյ ընդարձակուեցաւ բաւական լլայտ Համար տաճարին : Քաղքին արեկելեան կողման երկայնաձիգ որլոյն մասն էր, և կը նայէր կեդրոնի խոր հեղեղատին վրայ : Քիչ մը կորանալին ետքը, նորէն բարձրաւանդակով կը կազմէ բնեղեմ ա կոչուած լլուրը, այն է ստոր քաղպար, բայց Յովսեպոսի, իսկ հարաւէն խոնարհելով կը կազմէր Ռիփազ կոչուած լլուրը : Երուսաղէմի արեկելեան կողմը, ի հիւսիսյ ի հարաւ ձկտեալ կոյ Զեթենաց լեռը, որ կը յածնութի քաղքէն հեղեղատն կեդրոնի, և ապիւտեարան կընծայէ քաղքին և շրջակային իրկրին : Հանգէտ Մորիսյէ, կամ սակաւ ինչ ի հարաւ, կոյ պարտէղն զիթսեմանւոյ իւր ձիթէ-

Նիներով, առ սատեր լերինն Զիթենեաց: Ճեշտ է սորեք քաղքին, կեդրոնի Տեղեղատին արևելյան կոզմին է սղորմնի գիւղն Սերպամայ: Առաւելի ի Խոնարհ, կեդրոնի Տեղեղատոր կը միանայ ընդ ձորյն Խոսկմայ, գեղեցիկ տեղ մը՝ որի ի հնումն կը կոչուէր “պարտէզք արքանի”, Եւսխոնարհագյն է Նէւմիայի ջրհորը, ի հնումն աղբիւր Ռոփելի: Առն տեղէն միացեալ ձորը պատուելով լերանց մէջն մերթ ի հարաւ և մերթ յարեւելս կոյս, կերթայ մինչեւ ի Մեռեալ ծով: Տիրուուէռն ը բերանը, ընդ մէջ Ռազմայ և Խոնի, և Սեղովմայ աղբիւր: Ի հոփոն որ յարեւետից և ի հրասիոյ արեմոյից Ախոնին են երկորին աղբիւրը Դեհոնի, որց ստորին հիմա աւեր և ցամաք է: Երուսաղեմի մօտ ապաւածներուն մէջ, մանաւանդ քաղքին դիմացը, կեդրոնի և Ենովմայ ձորերուն քոփերը, կան ոչ սակաւ վիմափոր գերեզմանիք և անձաւք:

Նախոնի Երուսաղեմի պարիսպներուն հնագյուղը, այն է Դաւթին և Սողոմոնինը, կը պատէր ոչ միայն բույր Ախոն լեռն, այս զՄորէան և զԱրագ: Խօրաձորը ի հարաւոյ և յարեւելից Երուսաղեմի բաւական դիրութիւն կուտային ամրացնելու և պաշտպանելու քաղաքին այն կողմերը: Հարաւային պարիսպը, թագաւորաց և Գրիտոսոփ ժամանակ կ'անցնէր այն բլուրներուն գագաթէն որ իրենց մէջ ունէին Սերպամի աւազանը, զԱրագ, թերեւս նաև հնովմայ և կեդրոնի ձորերուն մէկ մասը, Բ Մոհաց. ԼԳ. 14. Նէւմ. Բ. 44. Գ. 15:

Երկորդ պարիսպ մը զոր շինեցին Յորբամ, Տեղեկիս և Մանասէ: Հարաւային կողմը փոխենց, և իր մէջ աւաս մաս ըլ տեղ նաև հրասիսէն: Այս պարիսպը կը սկսէր սակաւ ինչ յարեւելից Հեղպահիկոսի աշտարակէն որ էր Ախոնի հրասիսային արևմտեան սահմանին վրայ, և իւր մէջ ունէր զԱրագ և Բնեղեթայի մասը, և կը միանար արեւելյան կողմի հին պարպին հետ: Գերութեան ատեն այս պարիսպը, ինչպէս նաև առաջինը, կործանած էր, բայց յետոյ երկունք

ալ շինուեցան նորէն, ինչպէս կը կարծուի, զրեթէ նոյն գծին վրայ, և էր ըստ էութեան նոյն առ Քրիստոսիւ: Երկորորդ պարսպին ճիշդուղութիւնը թերես կրնոյ գիտցուի պյուտէհետու, եթէ գետինը նորէն փօրուի, բայց առ ոյժմ անյայտ է քանի զայլ մասունս տեղագրութեան Երուսաղեմի: “Գենաթայ աշտարակին, տեղն, ուր այս պարիսպը կը սկսէր, ստուգել, և անոր ընթացքը շուրջանակի գծագրել հարկ է մինչեւ Անտոնիա, ցուցնելու համար թէ, զիբը կամ տեղը զոր աւանդութիւնը կու այս Գոդութայի, և հիմա քաղքին սահմանէն կամ պարիսպներէն ներս կը ցուցուի, բատուգիւ այն սահմանէն ներս թէ գուրս էր: Տեղագրութենէն առնուած փաստերը շատ հակառակ են աւանդութեան և կը թուի թէ բոլոր այն մասը, եթէ ստուգիւ չէր պարիսպներէն ներս, գէթ քաղքին արուարձաններուն մէջ էր այն ատեն: քանից

Երկորդ պարիսպը, զոր սկսաւ Հերովդէն Ազրիպպաս իրը տասն ամք յետոյ քան զիաշելութիւնն Փրիստոսի, կ'ընթանար Հիպոփիկոսի աշտարակէն իրը կէս մղոն ի հրասիսայ արեմոյից մինչեւ յաշտարակն Փոեփինոսի, և քերելով շուրջ “գերեզմանքը թագաւորաց, ” կ'երթար ի խոնարհ յարեւելից Բնեղեթայի, և կը կցէր ի հին պարիսպն արեւելյան: Քաղքին բոլոր շրջապատն էր այն ատեն սակաւ ինչ աւելի քան մղոնն չորս, որ հիմա հազիւ երկու և երեք քառորդ մղոն է: և այն ընդարձակ միջոցն ի հրասիսայ, զոր կը պատէր պարիսպն Ազրիպպայ, ժամանակաւ քաղքին մէկ թաղնէ էր, ինպէս յայտնի է տուներուն ջրհոռներէն որ ցարդակն առ, և մարմորի կտորներէն զօրս արօրը շատ անդամ գուրս կը հանէ: Այսիժմն Երուսաղէմ որ Արարացիներէն իշխուտո, պյունիքն սուրբ կը կոչուի անտարակշոյ Սուրբ Գրոց Երուսաղեմին տեղն է: Դրից կողմանէ է տակաւին “գեղեցիկ բարձրութիւնով, ” և կը կենայ իր արգել ծանօթ ըլուրներուն վրայ “քաղաքի մը պէս որ ինքներէն միաւորած է, ”

Աւազմ. ԽԸ. 2, 12. Ճիթ. 3, 4. Ճիթ. 1, 2. Անոր հյակասպ պարիսպներուն և բազմաթիւ գրեթեթներուն և աշտարակներուն տեսիլն հետուեն շատ շքեղ երեսյթ կ'ընծայէ. Բայց անոր հին փառքն անցած է, անոր խառն բիւրտորները չկան ոյլ ևս, ամայութիւնը կը ծածկէ ցամաք լեռներն որ շուրջ զնովաւ, և խրսյելի ցեղերն ոչ ևս կ'երթան բազմութեամբ

ի առաջ Տեղառն, Նա որ երբեմն կը նստէր իրբե դշիոյ անոնց մէջ հիմա կը հստի միայնակ, “ազգերուն ոտից կրիստն, ” զսկեալ իւր որդիներէն, և իր թշնամիներուն մէջ արտօմած: “Աիսն ազարակի մը պէս հերկուածէ, ” և անոր գետինը խառնուած է հարիւրաւոր տարիներէ հտու աղրեւով որ ուրեք ուրեք մինչեւ քառասուն ոտք խոր է:



ԱՅԺՄՈՒ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ Ի ՃԱՆԱՊԱՐՀԵՆ ԹԵԹԱՆԻՈՑ

Այժմու պարիսպը շինուած է 1542 ին քսանէ մինչեւ վաթուուն ոտք բարձրութեամբ, և շրջապատն է իրրեկու և կէ մղոն: Արևելեան կողմի պարիսպը որ կարճագյշն է՝ դրեթե շխտակ է. և նոյն պարապին հարաւոյին կեսը միանդամցյն տաճարին հիմա էլենարէմ, նուրիսական, կոչուած որմնապատն է: Այս նուրիսական գետինը, որ 4,530 ոտք երկայն է ի հրամայ ի հարաւ, և 930 է մինչեւ 1,050 ոտք լոյն, շուրջ փակեալ է բարձր պատերէ, որոց ստորին մասին քարերը աեղ տեղ շատ մեծ են և հնագյն քան վերին մասիները: Այս գետինին վրայ է հիմա սթանկիւնի մէկիթը որ դուպէդ էս Առուգա, այսինքն գրեթե ապաստեալ, կը կոչուի, և էլ Ադսա-

մզկիթն, իրենց ազարակիներովը: Ի հնումն պյս գետինին վրայ էին նախկին տաճարը և մեծ աշտարակին Անտոնիս: Տես Տաճարը: Այս գետինոյն հարաւային արևելեան անկիւնը, ուր պատրի եօթանասուն և եօթն ոտք բարձր է, գետոյն յատակը հարիւր և յիսուն ոտք վեր է քան զցամաք յատակն կերդոնի: Այս անկիւնէն պարիսպը կ'երթայ, մերժ բարձր և մերժ ցած, գէզ արևմտեան հարուտ. զԱյսն կարելով կ'անցնի՝ անոր մեծագոյն մասը գուրս թողով ի հարաւոյ, և արևմտեան դիէն կը դառնայ գէզ ի հիւսիս աշոպպէի գուռաը, ուր կոյ տահակաւին շատ հին և հզօր աշտարակի մը տարին մասը: Այս աշտարակին վերին մասը չէ այնչափ հին և հառաջաշինած: Աշ-

տարտկը կը կոչուի “Աշտարակ Դաւթիքի”, և բնդհանրապէս կը կարծուիթ թէ Յափսեպսի Հիսովիկոսն է: Եւ անկէ պարխողը բառաւայզ կ’երթայ մինչեւ հիւսիսյին արեւելան ան կիւնը: Ունի տեղ տեղ իրարմէ ոչ հաւասար հեռի քառակուսի աշտարակներ, և վրան շուրջանակի մարտկոցներ, նետաձգութեան կամ հրազդինց համար բաց տեղերով: Հիմն քաղքին պարխողը չորս դուռ ունի, Յափսիկ կամ բնեթէչէմի դուռն յարեւտից, Դամակոսի դուռն ի հիւսիսյ, Ս. Ստեփանոսի դուռն յարեւեց և Անձի դուռն ի հարաւայ: Եւ Հարամի պարտպին արեւելան կողմն է Ուսկեղէն կոչուած դուռը որ շատանց գոյսւած է: Կան քաղքին պարխոպն ունի երկու դուռ որ մօտերս գոյսւած են, պյունիքն Հերովդեսի դուռն հիւսիսյին արեւելան դին, և Աղքակաց դուռն ի Տիրոպառն՝ ի հարաւայ:

Քաղքին պարխոպներն ներս փողոցներն են նեղ և շատ անդամ անել, իրոտուբորտ և ոչ բարուք յատակեալ, նաև տեղ տեղ ազատեղի, թէպէս ոչ պյունափ որչափ են շատք ի փողոցաց ի քաղպար արեւելից: Տուներն են կոփածոյ քարերէ, փողոցի վրայ քիչ պատուհաններով: Տաներուն շիստակ յարեւուն վրայ կը տեսնուին գերեթեր, բայց քաղքին գեղեցկադոյն մասն է մեծ մզկիթին վերաբերեալ գետին իր իրոտաւէտ ածուներով և նոճիներով և քան զարիխողը բարձր և շեղ գերեթով: Այս գեղեցիկ տեղը մասնել մինչեւ մօտ առեններս խօսիւ արգելեալ եր օրեկից քրիստոնէի: Ախոն լիքան այն մասն որ պարսպէն ներս է բաւական մեծ տեղ կը դրաւի Հայոց մնձ վանքը և որրոշ Յափսի եկեղեցին: Պարոպէն անենին և հեռուն գեղի ի հարաւ կայ մզկիթ մը, որ կ’ըսուիթ թէ Դաւթի գերեզմանին վրայ շինուած է: Մահմետականց նախանձանդիրն են մահաւանդ այս մզկիթը մուծանել քրիստոնէաներ քան իօմերի մզկիթը: Ասոր մօտ է Ամերիկացի միսիսարաց փոքր գերեզմանատունը: Անձի հիւսիսյին արեւելան անկիւնն է շորեգիսւուի միջնա-

բերդն հին և մեծագործ զրո վերացն յիշեցինք: Աւելի հեռուն գեղի ի հիւսիսի է Լատինաց վանքը, Երուսալեմի արեւելան ծայրը, և ի մեջ սորա և միջոցի քաղպարն է Սուրբ գերեզմանի եկեղեցին որ, ըստ աւանդութեան կը կարծուիթ թէ շինուած է բուն այն տեղւնին վրայ ուր մեռաւ Յիսուս և յարեւաւ: Տես Գողգոթա: Քաղքին ոյլեասյլ կողմերը կը տեսնուին ութ կամ տասն մզկիթաց աշտարակները, և ի միջին երկու հազար տաւնից յորոց ոչ սակաւը հին և կիսաւեր են:

Երսուաղեմի պյժմու բնակիչներն են իրը 12,000, յորոց իրը երկու հինգերորդն է Մահմետական, և մացեաներն են, գրեթէ հաւասար թուով, Քրիստոնեայ և Հրեայ: Կայ նաև 800 մինչև 1,000 հոգիէ քաղկացիալ զօրք ի պահպանութիւն քաղպարի և ամէն տարի ապրէլ ամուսնութեարութուր ոտար երկիրներէ կու գան կարճ այցելութիւն մը ընել Սուրբ տեղերուն: Մահմետականք կը բնակին քաղքին կեդրոնը, և գեղի հիւսիսի և արեւելքը: Հրեւէ թաղը Ախոնի հիւսիսային արեւելան կողմն է: Յշոյ, Լատին, Հայ, Ասորի և Խփափի Քրիստոնեայք կը բնակին գլխաւորապէս իւրաքանչեղ իրենց վանաց մօտ, իսկ անոնց գերեզմանատուններն, ինչպէս նաև Ամերիկացիք միսիսարներունը, Ախոն լիքան վրայ են: Հրեւայք իրենց մեռաները կը թազեն Զիթէնեաց լեռը, իսկ Մահմետականք պյլեասյլ տեղեր, բայց մանաւանդ Մորիայի արեւելան գարեւանդին վրայ: Այժմու Երուսաղէմ տիսուր պատկեր է հնայն Երուսաղմէի: Հոն բնակող ընիկ քրիստոնէաներն անարդ և տըգէ հպատակներ և ն Մահմետականց անոնց, և անսնց գծունդին վանատինք նախատինք եղած են Քրիստոնեայ անուան: Հըրեւայք, թուով իրը 3 էն մինչև 5 հազար, և աւելի ընկճեալ և անաբդ են: Անսնց շատերն օտար երկիրներէ եկած են, և եկած են հոն մեռանել, քաղպար մը որ վաղուց անձցը չեն: Անդադար հարստացարութենէ զհատեալ, կ’ապրին իրեւնց հե-

ուաւոր համազգիներուն նպաստիւք : Այս արտօնութիւն է անոնց մերձենալ ի հիմունա սրբազն ըրդյն ուր անոնց հայրերը կը պաշտէին զմիայն ճշմարիան Աստուած : Հոն, Մորիայի արևելուեան պարոպին տակը, փոքր գետնին մը վկայ, քանի մը մեծամեծ և հին քարերու մօտ ժողովուելով մանաւանդ նուիրական օրեր, կը նոտաին հոդին վրայ, և լալով և ողբալով կը կարդան Ներեմիայի սրտառուչ ողբերգութիւնը, իբր հենդանի վկայք Աստուածոյ խօսքին ճշմարտութեանը որ կատարուած է անոնց վրայ : Տես և Պարիսապ :

Վերին Երուսաղէմ, և անուն տուեալ եկեղեցւոյ Քրիստոսի, Նշանակելու համար թէ եկեղեցին հաստատ հիմնուած է Աստուածոյ սիրոյն, ընթարսութեան և ունետին մէջ, նշանակելու համար նաև եկեղեցւոյ զօրեղ ամրութիւնները, կենդանի աղբիւնները և գեղեցիկ ապարանքները, անոր հազարաւորները և ի ինմա բնակող զԱստուած, նշանակելու համար վերջապէս եկեղեցւոյ այն ժամանքը որ կատարեալ պիտի ըլույ յերկինս, Գաղ. Դ. 26. Երբ. Ժ. 22. Յայտ. Գ. 12. ԻԱ.:

Եւա, առաջին մայր ազգի մարդկան, և պատճառ անկման մարդոյն : Եւայի պատմութիւնն այնպէս սերտ կապակցութիւն ունի Ադամոյ պատմութեան հետ, որ Ադամ յօդուածին մէջ եղած դիտողութիւնները կը վերաբերին նաև Եւայի : Եւա անունը կեանք նշանակող բառէ մը ելած է, նշնդ. Գ. 20 : Եւա շնուեցաւ, ինչպէս կը կարդանք նշնդ. Բ. 18-22, վասն ուռ և յուռնէ, առ ի լինել ընդ իշխանութեամբ նորա և տկարագոյն քան զնա, բայց նաև սիրուելու համար յաւանէ իբր մարմին նորա : Խնջ մարդոյ պատմութիւնն ամէն գարօս մէջ հաստատած է պատիմը որ վճաեցաւ Աստուածէ Եւայի դրայ, ինչպէս կը պատմնիք նշնդ. Գ. 16 :

Եւիլա : Սուրբ Գերք կը յիշէ Եւիլա սմբ սերեալ ի բամայ, նշնդ. Ժ. 7, և ուրիշ մը ի Սեմայ, նշնդ. Ժ. 29 : Ուստի ըստ այսմ պարտինք ընդունել երկու Եւիլա :

1. Առաջնոյ Եւիլայի բնակութեան տեղը կից է Եգեամայ դրախտին տեղւայն : Ըստ սմանց այս Եւիլայի աեզն եր հաւանականապէս Սեւա ծովուն հարաւային արևելեան ծայրը . ըստ պլաստ ի գլուխ Պարոկսյին ծոցին : Տես Եւիլա :

2. Միւս Եւիլայն կը թուի թէ եր Արարիա : Թագաւորաց Ա. դրաց Ժ. 7 համարին խօսքէն, “Եւ Սաւուզ Եւիլայէն մինչև Եգիպտոսին դիմացի Սուրբ՝ Ամազէկը զարկաւ, ” կ'երկի թէ այս Եւիլա եր գաւառ Արարիայ հիւսիսային արևելուեան մասին մէջ, քանզի Սասուզի պատերազմին պարագաները չեն թողուր թութաները թէ Եւիլա աւելի հեռուն կը տարածուէր Արարիայ ցամաքակղղւոյն վրայ :

Եւիլիկէ, +ուշացնի, մայր Տիմոթէոսի և դուռոտ Լաւագեայ : Եր կին Հրեայ, թէպէտ այր նորա Յոյն, Գործ. Ժ. 1. Բ Տիմ. Ա. 5: Եւիլիկէ աւանդեց իւր սրդույն ճշմարտութեան ուսումնը զոր ընդունած էր իւր բարեկաշտ մօրմէն . և Պօղոս, երբ Լիւսորէ եկաւ, գտաւ զանոնք պնդեալ և հաստատեալ ի ճշմարտութեան որ ի Քրիստոս :

Եւազիա, անուշնհոտ : Տես Սիրմատիքի :

Եւտիքաս, բորբոխիտ, այր երիտասարդ որ մեռաւ ի Տրյայ հինալովան մը, ուր Պօղոս կը քարոզէր, երբորդ դատիկանի սենեկին պատուհանուն, բայց Պօղոս յարցը զնա սրանչելուք, Գործ. Ի. 6-12 :

Եւրափիկիլան, հով առողջութէ : Եր մրրիկ հողմոյ որ եկաւ Պօղոսի նաւին վրայ կրետէի հարաւային եղբը, և նեսեց նաւը Մարդոյի ցամուքը, Գործ. Ի. 1: Փոքր կղզին կրօգա որոյ հարաւէն կ'անցնէր նաւը, և Ավրիկէի ծովեղբին յորձանուար ուր նաւապետը կը վախնար թէ գուցէ հյանը նաւը, հմբ. 17, կան յարեմը աից հարաւայ կրետէի : Հետեւնքը կը ցոյնէն թէ այն հով կու գար յարեւելից արևելեան հիւսիսայ : Հիմա այն հովը կրնայ արևելեան կուսակիւ :

Եփեսացիս, թուզթ առ : Պօղոս դրած էր այս թուզթն ի Հառվել,

Հաւանականապէս յամի Տն. 62: Արդի քննչաց երկելիները միաբան չեն թէ այս թուղթը լիփեսոսի՛ թէ լուսոգիկէ եկեղեցւոյն զրկուեցաւ, կամ թէ երկուքին միանգամայն որոց հետ կապակցութիւն ունեին այն կողմերուն ուրիշ եկեղեցիները: Բայց այս խնդրոյն որոշուելին կարեւոր վարդապետութիւն կամ դիմեւ մը չի հետեկի: Թուղթը զըրկուած է եկեղեցւոյ մը և ամէն ընթերցողի դիրիմաց է: Թուղթին առաջին մասը շնորհակալութիւն է Աստուծոյ շնորհաց ազգեցութեանը և անկէ բջիւել օրինութեանց: Երկրորդ մասը յորդու է գրիստոնէական պիգութեան և հաստատութեան, և պարտականութեանց հաւատարիմ կատարման: Թուղթերուն մէջ պերճապշն և պատուականագոյնն է, առաս նիւթով և լի վարդ ապետութեամբ, ըստ ոճոյն ժեմ, և ջերմ եռակողով: Այս յատեթիւնները պատասկան կ'ընեն պայ թուղթն ամէն երկրի և ազգի գրիստոնէից:

Եփեսս, մայրաքաղաք Յոնիոյ, Հաշակաւորագոյն ի Պորտոն Ասիս, մօտ կայիստերի բերանն, իր քառասուն մզոն յարեկելց հարաւոյ Զմիւնիոյ: Նուիրեալ եր մանաւանդ Անահտական պաշտամոն և մէնէնին որ կը համարուեր իրեր մին ի մէջ եթն հրաշակերտաց աշխարհի: Տեղ Արտեմիս: Պօզոս առաջին անգամ յամի Տն. իր 54 պյցելութիւն ըրաւ յԵփեսս, Գործ. Ժթ. 19, 20: Այս առաջին կարճ պյցելութենէ եռոք նշյան առաքեալ ուրիշ երկայն պյցելութիւն մը ըրաւ ի վերջ կոյս նոյն առրւոյ, որ տեղեց երկու տարի, Գործ. Ժթ. 10. ի. 31: Այս կանուք եկեղեցին վայելց Ակիւզասոյ և Գրեկիլոյի, Տիբրիսի և Տիմիւնիոյ աշխատութիւնները: Առ Եփեսցի գրուած է Պօզոսի լաւագոյն թուղթերէն մին: Եփեսոսի երիցունք տեսնեցան Պօզոսի հետ ի Մելիսոս, երբ առաքեալ Երուսալէմ կ'երթար, և կը կարծուի թէ Պօզոս նորէն պյցելութիւն ըրաւ Եփեսցւոց յետ առաջին բանտարկութեան իւրա ի Հառված: Կ'ըսուք թէ Յագիան-

նէս առաքեալ Եփեսոս անցաւց իւր կենաց վերջին մասը, և հան գրեց իւր Աւետարանը և թուղթերը, և թէ յետ գրելու ի Պատմոս Գրիտասոսի պատման առ Եփեսցիս, գարձաւ առ նոսա և մեռաւ անոնց մէջ: Գրիտասոս Եփեսոսի եկեղեցւոյն կուտայ բարձր գովեստ, հանդերձ նշանաւոր ազդարարութեամբ, Յայսա. Բ. 4-5, որ կ'երկի թէ չկրցաւ ազտեւ այն եկեղեցին ի Կործանմանէ յետ երբ վեց հարիւր ամ տեկլոյ: Արդարի հիման անոր աշտանակը շարժած է իր տեղէն: Այս մէծ և ընչաւտք քազաքին տեղն հիմա աւելը անապատ է: Անոր նաւահանգիստը եղած է ժանտահոսու ճափիճ: Լայիսիստեր գետին հարաւային կողման հորթ, սիրուն և բարերեր երկիրն հիմա ամայի է, և բարձրաւանդակոց վրայ որ անոր սահմանագլուխն են՝ ուրիշ բան չի աեսնուիր բայց տգեղ աւերակներ: Ահազգին թատրոնին, Գործ. Ժթ. 29, Արուագիմը միան կը նշամարսւի պատասխան երկիրն վրայ, իսկ Անահտական մէհնենին հիմնելը գեռ մօտերս գտնուեցան:

Եփեսս, զգեստ զարգու զոր կը հագնեին քահանայիք Հրեկից շատկին և բածկոնին վրայ: Եփեսսն էր առանց թեզանեաց և երկուստեր ճնշդեալ ի վեր քան զբազուկն: Կը բազկանոր երկու կոտորէ, յորոց մին կը համար մարմնին առաջակողմը, և միւնք յետակողմը, և երկորին կրտորը կը կցէին իրարու հետ ուսերուն վրայ սոկեղէն և ականակաղ ճարմանդիք, և կ'իջնեին մինչեւ ի կես զտին: Եփեստին վրայ կարստածեր նաև գոտի մը որով կը պնդէին Եփեսը շուրջ գմիջոցով, Ել. Խթ. 6-12: Երկու տեսակ եփեստ կար. մին պարզ, ի կտաւէ, վասն քահանայիք, Ա թագ. Իթ. 18, և միւնք տողնեղոր, վասն քահանայապետին: Մասնակն Սամոնէլ կը հագներ եփեստ, թէպէտ Ղետացի և դեռ պատանեակ էր, Ա թագ. Բ. 18: Դաւիթ, մինչ կը տանէր տապանակն Երուսալէմ, հագած էր եփեստ կտաւեայ, Բ թագ. Զ. 14: Հրեկոյիք մնապաշտական պատիւ կուտային այս հանգերձին, և կը գոր-

ծածեին զպյն ի պաշտել զկուռու : գեղէւսի եփուոր եղաւ որոգայիթ խորյոյելի . և Միքա շնեց եփուոր արժանաւոր պաշտօն մատուցանելու համար իւր ձաւածդյին , Դատ . Բ . 27 . Ժ . 5 . Ժ . 17 .

Եփրա , 1. Քաղաք բնենիամինեանց զոր իւսերիսս կը դնէ հինդ մղն յարեկելից բնեթելի . Եփրայի մօտ է պյժմու փոքր գիւղն Դայիսիկ , կոնածել բլրոյ մը վրայ , Ցես . Ժ . 23 . Ա . Թագ . Ժ . 9 .

2. Քաղաք Մահասէի ցեղին ուր կը բնակէր Գեղէսն , և ուր յետ մահաւան նորա պաշտուեցաւ անոր եփուոր , Դատ . Զ . 11-21 . Ժ . 27 .

Եփրաք , 1. Երկրորդ կին Քաղերայ և մայր Ուրայ , Ա . Մնաց . Բ . 19 . Ոմանք կը կարծեն թէ յանան սորա կոչուած էր Եփրաթա համ բնեթէչէմ , Ա . Մնաց . Բ . 50 . Դ . 4 . Տես և Ծնեդ . Լ . Ե . 16 , 19 . Եղիմելէք էր Եփրաթացի ի բնեթէչէմէ Յուգայ , Հուոթ Ա . 2 . Դ . 11 . Նոյնպէս և Դաւիթ , Ա . Թագ . Ժ . 12 .

2. Անուն Եփրեմայ և Եփրեմեանց , Ա . Թագ . Ա . 4 . Գ . Թագ . Ժ . 26 . Սաղմ . Ց . Բ . 6 .

Եփրայիմ , Քաղաք ուր իսյո առաւալ Յիուու իւր թշնամիներուն երեսն , Ցով . Ժ . 54 , Հաւանականապէս էր նոյն որ կը կոչուի Եփրա , Ցես . Ժ . 23 . Ա . Թագ . Ժ . 17 . Տես և Բ . Թագ . Ժ . 23 . Կը կարծուի լինել պյժմուն Դայիսիկ , Յորդանանու ձորին վրայ նոյնը բըրդյն վրայ , հինդ մղն յարեկելից հիւսիսի բնեթելայ :

Եփրատ , անուանի գետ Ասիյ , որ կը բդիէ ի մըրին Հայոց , կը հոսէ առ սահմանզգ կապագսվիսյ , Ասորաց Երկրին , անապատին Արարիյ , Քաղդէացւոց Երկրին և Միջադետաց և կը յանդի Պարսկային ծոցը : Ըստ նորագյն խուզարկութեանց Շէսնէր , Եփրատ կընդունի զՃեդրիս իւր մէջ վուրնահ կոչուած տեղը , և այս միացեալ գետը կը կոչուի Շադ էլ Արարա : Երկու հզոր գետերուն միացման տեղէն հինդ մղն վրայ , Շադ էլ Արար յարկելից հարաւայ կ'ընդունի դիմահ ու արագածունի անոր կը մըրի մասնաւանդ քան լըսնային : Եփրատ ընդհանրապէս շատ լըսն չէ , անոր լըսնութիւնը կը փոխուի իւր եօթանասնէ մինչև եօթն հարգար

իւահի բերնէն վաթուուն և երկու մղնն վար , ուրիշ մեծ գետ մը , Քուրան , արեկելքէն գալով կը թափի ի Շադ էլ Արար : Զարդիս այս գետը կը մոնէ ի Շադ էլ Արար , այս վերջնայն բերնէն բառասուն մղնն վեր . բայց առաջ կ'երթար ուղղակի Պարսկաց ծոցը , յարեկելից Շադ էլ Արար գետոյն , լուս կարծեաց որ զեթեանկան պարտէց կը դնէ մօտ ի տեղին ուր կը միանան Եփրատ և Տիգրիս , այս գետերը կրնան համարուիլ իւր շորերն գետոյ դրախտին : կնանակ ենթադրել թէ Քուրան , ինչպէս հիմա նոյնպէս շատ հին ժամանակներ , կը թափէր ի Շադ էլ Արար , և թերևս աւելի վեր իւր պյժմու բերնէն : Սուրբ Գիրք սուեո կը կոչէն զեփրատաւ ևկ "գետն , Ել . Իգ . 31 . Ես . Ե . 20 . Ե . 7 . Երեմ . Բ . 18 . Կամ "գետ մեծ , " և կը մուցնէն զպյն իրրե արեկելեան սահման երկրին զոր Երբայցւոց բոստացած էր Ասոււած , Բ . Օր . Ա . 7 . Ցես . Ա . 4 . Եփրատ ամառները կը յորդէ նեղոսի գետ , երբ ձիւնք կը սկսին հալիլ Հայաստանի յեռներուն վրայ : Եփրատայ , ինչպէս նաև Տիգրիսի , ակունք են ի լերին Հայոց , բայց Երարու մօտագյն ակունք նաց քիչ մղնն միայն բացագյն են իրարմէ :

Եփրատ Սուրբ Գրոց աշխարհագրութեան մէջ կարենու է , իրը արեկելեան սահմանագլուխ երկրին Խորապէիլ : Արդարե Խորապէլացւոց Եփրանութիւնը երրեմն միայն տարօծուեցաւ մինչև այն գետը . բայց կ'երեի թէ նոյն իսկ Եզիդոսուն առներաւուն ձգեց իւր իշխանութիւնը մինչև յարեկելեան ափունս Եփրատայ , Եփրատ իւր հազար ուղթարիւր մղնն երկայն է : Անոր ուղղաթութիւնն ընդհանրապէս է գետ յարեկելեան հարաւ . բայց քիչ մը տեղ կը հոսէ գետ արեմոււք , և կը մօտենայ Միջերկրտկան ծովուն մերձ ի Ամիկիկա : Իւր բոլոր ընթացքին մէջ երեն ընկեր ունի զՏիգրիս : կտու շատ քաղաքներ անոր եղերը որ հարթեն մասնաւանդ քան լըսնային : Եփրատ ընդհանրապէս շատ լըսն չէ , անոր լըսնութիւնը կը փոխուի իւր եօթանասնէ մինչև եօթն հարգար

կանգուն։ Անոր հսամարը, յետ հասանելցի ի դաշտու Միջագետաց, կը սկսի յամբանալ, և այն կոզմէրը ոչ ուսկաւ ջրանցքներ ջննուած կան պահէլու համար երկիրն յողովանեւ, և օգուտ քաղաքու համար անոր տարելու յորդութենէն։ Առ Սելիկեայ և Հիլլէի որ է հինն բարելն, կը մօտենայ Տիգրիսի, և անոր ջուրերուն մէկ մասը ջրմուզներով կը տարուի ի Տիգրիս։ ըստյ յետոյ այս երկու գետը դարձեալ կը խոստին իրարմէ, և Պարսից ծոցէն իրը հարիւր քան մզոն վեր միանալով կը լլան մի գետ Եփրաս շատոյ յարմար չէ հաւարկութեան, թէպէտ թիթէն նաւագ կրնան երթալ անոր մզջ իրը հազար մղոն ի վեր կոյս, և այժմու շոգնաւուք որ ովկիանուէն կ'երթան գետն ի վեր կը հանդիպին տակաւին այն տեսակ մորթապատ յաստերու որ հազարաւոր տարիներ առաջ կը բերէին վաճառք գետն ի վար։

Եփրեմ, երկրորդ որդի Յովսեփայ, ծննեալ յեղիպատու, նանդ. ԽԱ. 52. թէպէտ կրտսերագոյն, տաւ իւր հաւան Յակորոյ գլխաւոր օրհնութիւր, և Եփրեմոյ ցեղը միշտ նշանաւոր եղաւ քան զցեղ երիցուն Մանասէի, նննդ. ԽԱ. 8-20. Թու. Բ. 18-21. Եփրեմոյ յաժինն էր մէծ և ի միջոցի աւեանաց երկրին, և ունէր Քանանացւոց պողպարերադոյն երկիրներէն ուսանը Եփրեմնեց բաժինը կ'երթ ար Միջերկրական ծովն մինչեւ Յորդանան, ի հիւսիսոյ Դանոյ և Խնձօսմինի, և ունէր զՍլերդ, զԱխերմ, ոյլովքն հանդերձ։ Լեռանց գատին որ կ'անցնէր Եփրեմի երկրէն։ կը կոչուէր “Լերինք Եփրեմոյ”, կամ “Եփրեմոյ յետոն”։ Այս գտօնին կ'երթար նաև գետ ի հարաւ Յուդայի երկրը, և հնա կը կոչուէր “Լերինք Յաւացայն”։ Որպէսէտե Սամարիա, Խորսովելի տասն ցեղից մայրպաղոքը, Եփրեմոյ երկրին մէջ էր, Եփրեմ անունը շատ անդամ կը գործածուի Քանանակ մորթապատ թագաւորութեան իսրայէլի, Ես. ԺԱ. 13. Երեմ. ԼԱ. 6. Մ. 49.

Եփրեմոյ անապան, ուր Արիսոն զոմ կորյու իւր կեանքը, էր յարեւելեան կողման Յորդանանու, մերձ

ի Մանայիմ, և Թագ. ԺԲ. 6-8. Եփրան, ուլ, Քետացի մը որ կը բնակէր ի Քերրոն առ Արրահամաւ, Մննդ. ԻԳ. Դաշնաղ րութեան գեղեցիկ պատմութիւնը զոր ըրաւ Եփրան Արրահաման հետ, և այնուհետեւ անոր անուան յիշատակութիւնը, կը ցուցնեն թէ Եփրոն իշխան էր այն երկրին մէջ։

Երեղա, ըւուր, Ա Թագ. ԻԳ. 19. Անմատայց անդի Յուդայի անապատին հարաւային ծովյրը, ուր Թագեան Դաւիթ իւր թշնամիներուն երեւէն։

Յօրը Որդինետե ի սկզբանէ այս էր Թիւ աւուրց եօթնեկին, Սուրբ Գրոց մէջ մասնաւոր կարեւութիւն կ'ինձայուի այս Թուոյն, այնպէս որ եօթն չնդհանրապէս կը ցուցնէ ամբողջութիւն կամ կատարելու թիւն։ Սուրբ անասուններէն եօթն եօթն առնուեցան տապանը, Մննդ. Ե. Առատութեան և ոովցյ տարիներն յեղիպատու եօթն էին, Մննդ. ԵՐ. Առ Հրեայս ոչ միոյն ամէն եօթներորդ օր էր շարաթ, այսինքն հանգստեան օր, այլ և ամէն եօթներորդ տարի էր շարաթ կամ հանգստեան տարի, և յետ եօթնիցս եօթն տարւոյ կու գար Յորեկեան տարին։ Բաղարչակերաց և տաղաւահարաց տօները եօթն օր կը տեկին, և զոյնի անասոնց շատերուն թիւը որոշնալ էր լինն եօթն, Ուկեղին աշտանակն սւնէր եօթն ճրագարան։ Եօթն քահանայք, իւրաքանչիւր եօթն փողովք շոււլ եկան զպարսպաք Երկրոդի եօթն օր, և եօթներորդ օրը եօթնիցս եօթն անդամ։ Յայսանութեան մէջ կը յիշուին եօթն եկեղեցիք, եօթն աշտանակը, եօթն սպեղք, եօթն կնիքը, եօթն փողք, եօթն որոշմանք, եօթն շիշք, եօթն հարուածք, և եօթն հրեշտակը որ կը թափէին այն հարուածները։

Եօթն թիւն, ի Սուրբ Գիրո Կ'առանուի շատ անդամ իրը ամրոցի թիւ կամ իրը բովանդակութիւն մը, ինչպէս են առ մեզը “առանեակ”, կամ “երկոտառանեակ” (բաւկն)։ Այսպէս են Մատթ. ԺԲ. 45. Ա Թագ. Բ. 5. Յոր. Ե. 19. Առակ. ԻԳ. 16, 25.

Ես . Դ. 4 . Երեմ . ԺԵ . 9 : Նշնպէս ,
Եօթն անդամ , կամ եօթնպատիկ ,
կը նշանակէ շատ անդամ , առաստ-
պէս , լիուլի , Ծննդ . Դ. 15 , 24 :
Վետ . Իջ . 24 . Սաղմ . ԺԲ . 6 . Ճթ.
12 . Մատթ . ԺԲ . 21 : Իսկ եօթա-
հասուն անդամ եօթն կը ցւցնէ ևս
աւելի յաճախութիւն , Մատթ . ԺԲ .
22 :

Զ

Զարսւդ , օձէր , մին յորդւոց Նա-
թանայ , մարգարէի , մակրիմ բարե-
կամ և իրատուու Սոզոմոնի , թէրևս
Սոզոմոնի հետ կրթուած էր իւր մար-
գարէ հօրմէն , Գ. Թագ . Դ. 5 .

Զարսւդն , բաւուրան , վեցերորդ
որդի թակորայ և ի խոյի , ծնեալ ի
Միջագետո , Ծննդ . Ա. 20 . Մովսէս
շատ քիչ տեղեկութիւն կու տայ
մեզ պյու անձն վրայ : Զարսւդոնի
ցեղը մեծարյ էր իւր թուցն հա-
մար , Թօու . Ա. 30 . Իջ . 20 : Այս
ցեղին բաժինը Պալեստինու մէջ
տրուեցաւ ըստ կանխասացութեան
Յակորայ , Ծննդ . Խօթ . 13 , և կը
ձգուէր Միջերկրական ծովին առ
կարմեզոս լըրամբ մինչեւ ի ծովի գեն-
նեսարեթի , ընդ մէջ հասքարայ՝ ի
հարաւոյ , և Նեփիմաղիմոյ և Ասե-
րայ ի հիւսիսոյ և յարեմնից հիւ-
սիսոյ , Ցու . ԺԲ . 10 . Զարսւդոնի
որդիկը կը յիշուին յաճախ ընդ որդ-
ւոց իսպարայ , Զարսւդոնի մօտա-
գյուն եղբօր , Բ Օր ԼԳ . 18 : Զարսւ-
դոնեանք իսաւն էին ընդ Փիւնիկեց-
ւոց յարեմնից , Դատ . Ա. 30 . Ես-
թ . 1 , և գործակից գտնուեցան ընդ
Բարակայ և Գեդէոնի՝ պաշտպանել
երկիրն ընդգէմ հարստահարչաց ,
Դատ . Դ. 10 . Ե . 18 . Զ . 35 Ելոն

մին ի գտաւորց իսրայելի , էր
Զարսւդոնեան , Դատ . ԺԲ . 11 , 12 .
Ատէզ վայելեցին Քիսոտոսի Փրէին
հրահանդը ընակիչք երկրին Զարսւ-
դոնի , ինչպէս Նազարէթ և կանա ,
կափառնայում , Մադդաղա և Տի-
բերիս , որոց ամէնքն ալ էին յերկ-
րին Զարսւդոնի :

2. Քաղաք Ասերա սահմանագլու-
եր , բայց հաւանականապէս կը վե-

րաբերէր Զարսւդոնեանց , Յետ . ԺԹ .
27 :

Զամբրի , համբաւել . 1. Իշխան ի
ցեղէն Շմաւոնի , ոպանաւ Փենեհէւէտ
յայս յանդիման գործուած յան-
ցանքի մը համար Մովսէրու դաշտին
մէջ , Թօու . Իջ . 14 :

2. Զօրապէտ կիսոյ գնդին ձիաւո-
րաց իսրայելի թագաւորին Ելայի :
Ապստամբէցաւ իր տիրոջ դէմ , ը-
պաննեց զնա և յափշտակեց թագա-
ւորութիւնը : Զարդեց անոր բլոր
ազգաւորուհը , առանց ինսյելու անոր
ազգականներէն և բարեկամներէն և
ոչ միջն . պայպէտ լցաւ Աստուծոյ
պատգամն առ Բասասա , Հոյլը Ելայի ,
Եւու մարգարէին բերնով : Զամբրի
եօթն օր միայն թագաւորէց , քանզի
իսրայելի զօրըը որ անհատեն պաշտ-
րած էր Փաշտացւոց Գարաթօն քա-
ղաքը զրին թագաւոր իրենց զօրա-
պէտն Ամրի , որ գալու պաշտակեց
Զամբրի ի թերոսա : Զամբրի տեսնե-
լով որ յառնուլ էր քաղաքը , պ-
րեց զինք իւր պայտարին մէջ բոլոր
ստացուածովը , Գ. Թագ . ԺԲ . 1-20 .
Դ. Թագ . Թ . 34 :

3. Ուրիշներ ալ կը յիշուին պյուռ
անուամբ , Ա Սնաց . Բ. 6 և Ը. 33-
36 :

Զամզումիմ , ազգ հսկայից յարե-
ւելեց Յորդանանու : Զամզումիմը
յաջթուեցան ի Գոգովազ ոմբրէ ,
Ծննդ . ԺԲ . 15 , և ջնջուեցան յԱմ-
մանցւոց , որ ժառանգեցին անոնց
երկիրը մինչեւ որ ինքեանք ևս նուա-
ծեցան ի Մովսիս , Բ Օր . Բ. 20 , 21 .
Տես և Ամմանացիք :

Զանավ , անուն երկուց քաղաքաց
ի Ցուգա , Ցես . ԺԲ . 34 , 56 : Ասոնց
միոյն բնակիչներն օգնեցին Երւուա-
գեմի կրինին շնութեան , Նէւմ . Գ.
13 . ԺԱ . 30 :

Զատփի , Երբայեցերէն բեռնի ,
անցտ , անուն տուեալ տօնին որ հաս-
տառուեցաւ ի յիշատակ ելիցն իս-
րուսելացւոց յԵփիպտուէ . կը նշանա-
կէ նաև պյու տօնին մատուցուած
զոհը , Ել . ԺԲ . Այս տօնը կոչուեցաւ
զատփի կամ անցք , վառ զի ելից
նախընթաց գիշերը , առատակիչ հրեշ-
տակը որ զարիկաւ Եփիպտացւոց անդ-
րակները , անցաւ առանց մանելու

Հրեկց առանելը, սրոց վրայ իրեւն նշան սրբիստած էր յարենէ գառնին, որ և այս պատճառաւ կոչուեցաւ զատիկ կամ զատկը, Մարկ. ԺԴ. 12, 14. Ա. Կորնթ. Ե. 7, կամ զատկա-կան գառն:

Եթիպտոստ ելից ամիսը, որ ապիս կը կոչուի ի Մովսիսէ և յեղոյ կոչուեցաւ նիստան, եղաւ պյառւհետեւ ըստ հրամանին Աստուծոյ առաջին ամիս նուիրական կամ եկեղեցական տարոյ. Հրեկոյք ոյն ամսուն չըրե-առասաներորդ օրը, ի մէջ երկուց ե-րեկոյից, (տես իրիկուն), պարտէին զենուլ զատկական գառն, և հրա-ժարիլ ի հայէ խմբուելոյ: Հետեւալ օրը, որ հնգետստանն ըրոբ էր և կը համբուէր նախնթաց երեկոյին զե-ցերորդ ժամէն, էր զատիկն կամ պատիկատօն որ կը տեէր եօթն օր, զորս սովորութիւն էր կոչել “բա-զարշատկերաց օրեր”, կամ “զատիկ”, Ուոկ. ԻԲ. 1. բայց առաջին և եօթ-ներորդ օրերը միայն էին մահաւանդ հանդիսաւոր, Ղ. և տ. ԻԳ. 5-8. Թու. ԻԾ. 16, 17, Մատթ. ԻԳ. 17. Այն օրերն էին հանդուեան օրեր, և շաբաթ կը կոչուէին ի Հրեկոյք: Հե-ռուելու գառնն պարտէր ըլլուլ անա-րատ, արու և տարեւոր, պյանիքն մէկ տարեւան: Խթէ գառն զգանուեր, ու կընար առնուիլ: Ամէն առն մէջ գառն և կամ ու մը մորթուելու- էր. բայց եթէ ընտանիքը չունէր այն- շափ մարդ որ ուտէին գառնը, կընար ուրիշ Փոքր ընտանիք մը առնուլ ըն- կեր: Զատիկիլ զենուել և սուտե-լու էր Երուսաղէմ միայն, թէպէտ տանին ուրիշ արարողութիւնները կրնային կատարուիլ նաև ուրիշ որ եիցէ տեղ: Գառնը խորափուելու էր ամրող, և սուտելու էր նոյն զիշե-րը, բաղարջ հայիւ և եղերդով: Գառէն ընաւ սուկը մը կոտրուելու չէր, և եթէ մաս մը աւենար, պյ- րուելու էր կրակսզ, Ել. ԺԲ. Յոհէ. ԺԲ. 36: Խթէ որ անկարուց էր բրա-նել զատիկը որոշուլ ժամանակին, պարտէր կատարել զայն յաֆորդ ամսուն. ով որ կամաւ զանց կընէր կը զիշուէր Աստուծոյ ու իստին շնոր-քէն. մինչ, ընդհակառակն, առա- ջիկայ գանաւող օարականք ևս

կրնային անոր մասնակից ըլլուլ, Թ-ու. Թ. 6-14. Բ Մնաց. Լ: Զատիկից ճա- նապարհորդի ձեռվ և զգեստով ու- տելու հրամանը կ'երեկի թէ պահուե- ցաւ առաջին զատիկին միայն: Բաց յընտանեկան տօնախմբութենէ, նաև հասարակաց և ազգային զոյեր կը կատարաւէին բազարշակերաց առնին րոլոր օրերը, Թու. ԻԾ. 19: Նաև երկրորդ օրը գարւոյ հնձոց երախայ- րիք կը մասուցուէին ի տաճարին, Ղ. և. ԻԳ. 10:

Հրեայ մաստենագիրը մանր կը նկա- րագրեն զատիկի տօնը. անսոց նկա- րագրեն կը յիշենք հոռ ինչ ինչ կա- րենոր. Անոնք որ պիտի կատարէին զատիկը, պահանջուած մարդութիւն- ներ ընելէն սուբը կը բազմէին սեղան. ընթրեաց տէրը կ'առնէր բաժակ մի խաղմզոյ, և կ'օրինէր զԱսոււած խաղողոյ համար, և աղա ամէնքը կը խմէին: Յետ այնորիկ ձեռք կը լուա- յին: Անառեն զատկական գառը կը բերուէր սեղան անխմոր չօթերսվ, եղերդով և քաքարաւ: Աղա տա- նուտէրը կը գոհանար Աստուծմէ երկրն արդեաց համար, և Ել. ԺԲ. 26, 27 պատուիրուած հրահանդները կը յիշենէր ամէն պարագաներսվ: Յետ երկրորդ բաժակին և երեկորդ անդամ լուացման ձեռաց, անիմոր չօթ մը կը կարուէր և կը բաժնաւէր, և գոհութիւն կը մասուցուէր առ- Տուիչն հացի: Երբ ամէնքն ըստ բա- ւականին կուտէին առաջի եղեալ կերակրեն, վասն ազատութեան յե- գիքատուն և վասն տուչութեան օրի- նաց կը մասուցուէր գոհութեան եր- րորդ բաժակը և կը ճաշակուէր, Մատթ. ԻԳ. 27. Ա. Կորնթ. Ժ. 16. այս կը կոչուէր “բաժակ գոհու- թեան”, ի վախճանի ընթրեաց սո- վորութիւն էր մասուցաննել չըրրորդ բաժակ մը և երգել օրհնութեան սազմաններ, Սաղմ. Ճի. 10. Ճ. Ճ. ևն. Մատթ. ԻԳ. 30:

Քրիստոսի իւր կենաց վերջին տարին կատարեց զատիկն իւր աշակերտնե- րան չես երեկոյին յորում պիտի սկսէր իւր խաչելութեան օրը, Մատթ. ԻԳ. 17. Մարկ. ԺԴ. 12. Ղուկ. ԻԲ. 7: Յաջորդ օրը որ կը սկսէր ի մա- նել արեգական իւր մոհաւանին երեց

ժամ ետքը՝ էր Հրեկից շարաթ, և կը պահուեր նաև “զատիկ”, Յովհ. ԺԳ. 29. ԺԸ. 28. ԺԹ. 14, 31: Տես և Մատթ. իշ. 62:

Այս առլր տօնն էր յիշատակ միահամելոյն տիպի ի ընէ և ըստ գիտմանն յայր ոսկո հաստատած էր. այսինքն յԵղիպտոսէ աղատութիւնն որոյ յիշատակ էր զատիկը՝ տիպ կամ օրինակ էր մեծ փրկութեան որ գուշակուած էր կանխաւ: Գրիտոս զատկական գառը նմանցուց իւր անձին որ պյն գառին նախատիպն էր՝ փոխանակ զատիկն հաստատելով տէրունական ընթրիքը: “Գրիտոս մեր զատիկը զոհուեցաւ մեզի համար, Ա. կորնթ. Ե. 7. և երբ կը բազդատենք Եղիպտոս զենեալ անմեղ գառն ընդ անսահման գառին Աստուծոյ, անհուն ասրբերութենէն կրնակը հասկնալ թէ յանհուն մեծ է մեր կորուստը զոր Աստուծոյ Գառնըն միոյն կրնայ “անցունել” մենէ, և թէ հարկ է մեզ պատոպարիլ անոր թափուած արեան ներքն յառաջ քան մեր վրայ գալը բատատասանի գիշերոյն և յաւիտնական աւերին:

Նաև պյժմու Հրեայք կը զահեն զատիկը: Պազեստոննու Հրեայք զատիկի տօնը կը կատարեն եօթնեակ մը, բայց արտաքը Պաղեստինու գըտնուող Հրեայք ութ օր կընեն զատիկ, ըստ ինի սովորութեան իրիք, բայց սորում Սենեատիրիոնը կը զրկէ երկու մարդ գիտել զառակի երկուում նոր լուսնին, և այս անձինի իսկըն կիմացունեն այն երեսումը ժողովզն գիտաւորին: Առ երկիւզի չփալելոյ, երկու օր աւելի կը բռնուի զատիկը:

Իսկ Գրիտոսնէից զատիկն, պյն է աւերանական ընթրիքը, հաստատեցաւ ի Գրիտոսէ, երբ, վերջին զատիկի ճաշովն զոր ըրաւ Յիսուս աշակերտներուն Տես, ընդ օրինակաւ հացին և գիտելոյ, տուաւ աշակերտներուն զմին, պյն է հացն, ուտել իրը նշանակ իւր մարմնոյն, և զմիւորն, պյն է գիտին, ըմզկել իրը նշանակ իւր արեան: Ասզին ցուցուց Գրիտոս թէ պիտի աար իւր մարմնը Հրեկից ի մահ մատնուելու: Զատկական գառնն զոր Հրեայք զենին, կառ կտօր ըրին և կերան,

որոյ արիւնը պահէց զանոնք սատակիչ հրեշտակէն, էր տիպ և օրինակ մահուան և շարշարանաց Փրկչն մերոյ, և արեան նորա որ հեղաւ ի փրկութիւն աշխարհի:

Զարա, ողյունութիւն, և թռոն եսաւայ, Մնդ. Լ. 13, 47:

2. Որդի Յաւգոյի և Թամարայ, Մնդ. Լ. 30. տես և Մատթ. Ա. 3:

3. Որդի Շմաւոնի, նախահայր Զարոյինաց տոհմին, թռու. Իջ. 13. Մնդ. Խջ. 40, կը կոչուի Սահար:

4. Գուշեան թագաւոր որ արշակց Յաւգոյի վրայ ահազին բանակաւ, առ Ասսոյի, Բ. Մնդ. Ժ. 9:

13: ՄԵկնչէք միարան չեն թէ Զարա հարաւային Արարիոյէ եկաւ թէ յԵղիպտոսէ և յԵթուպիկոյ: Սակայն շատերը կը հետեւին նամրոխնի, որ նոյն կը համարի զԶարա Եղիպտական արձանագրութեան և պատմութեան Ասորքնի կամ Ասորթայ, սրդւոյ և յաջորդի Ախակայ:

Զարենք, գետ որ կը հոսէ Մեռեալ ծովուն հարաւային մասը, հաւանականապէս առ կիր բազդաբաւ Մօվսու, պյժմ կերակ, թռու. ԻԱ. 12. Բ. Օր. Բ. 13, 14:

Զաքարիա, յէւտոյ Տեսոն, 1. թագաւոր Խորսոյի որ յաջորդեց իւր հօրը Յերոբովամոյ Բ. ի., 773 ին նախ քան զիր. և թագաւորեց վեց ամիս: Աստուծոյ առջեն շար գործեց և Յարոսի որդին Սեղզու Բեռով հանելով Զաքարիայի գէմ պահնեց զնա հրապարակաւ, և փոխանակ նորա թագաւորեց: Այսպէս լցու Աստուծոյ պատգտմն առ թէու, թէ անոր զաւակը պիտի նասէր Խորսոյի գահը մինչեւ չորրորդ ազդ, Դ. Թագ. ԺԴ. 29. ԺԸ. 8-11:

2. Որդի Բարապետյ, և թռոն Ադրովոյ քահանոյի: Եղբ. Ե. 4. Զ. 14, կը կոչուի որդի Ադրովոյ, և յարորդ նորա ի քահանոյութեան, նեմմ. ԺԸ. 4, 16, թէրեւ վասն զի անտառն մեռած էր Բարապետյ: Զաքարիա մետասաներորդն է փոքր մարգարելից: Զօրաբարելի հետ գործաւ Բարեկրնէ և սկսու մարգարետնալ մինչեւ պատմի էր, Զաք. Բ. 4, Դարեհին Աշտառպետ Երիսորդ:

տարին, 520 նախ քանի գիք., նուիրական ապրույն ութերորդ ամիսը, և երկու ամիս յետոյ քան զլնեցէ։ Այս երկու մարգարէք միարան կը քաջալերէին ժողովուրդն ի գլուխ հանել տաճարին շնուռ թիւնը որ ընդհատեալ էր քանի մը տարի, Եղբ. Ե. 1.

Զաքարիայի մարգարէութիւնը ըզ-Մելիոյէ, քան զմարգարէութիւնը այլօց մարգարէից աւելի մասնաւոր և բացայայտ են, և անոր մարգարէութեանց շատերը, Դանիելիններուն պէս, տեսիլ կամ նշան են։ Գիրը կը սկսի կարծ մտիւ, յետ որոյ վեց գլուխ կը զարունակն երին երուց դիթայ մը որ կը ցուցնեն ժամանակն պատեհութիւնն իսրայելի համար իւր նախնի վիճակը բարձրանալու ըստ խոստան, Աստուծոյ ժողովը բերդեան թշնամիններուն ջնուռը, հեթանոսաց գարձը, Պատին այն է Մեռիայի գալուստը, Հոգւոյն Արքոյ հեղումը և երանաւէտ ազգեցութիւնը, և Աստուծոյ ուխտն ծառայութեանը հաւատաբանութեամբ յարելու կարևորութիւնը և ապահովութիւնը։ Ե. գլուխ կը յիշեցնէ հին գէպքեր։ Թ. Էն մինչեւ ԺԱ. գլուխներուն մէջ կը գուշակէ Յուգոյի բարենշան օրեր Մակարեանց ժամանակը, միանդամյն Պարսիկ և ուրիշ սահմանակից ազգաց ճակատագիրը։ Մնացեալ երեք գլուխները կը նկարագրեն Հրէից առաջայ պատահաբները, Երսաւաղեմի պաշարումը, Մելիոյի յաղթանակը, և վիրջին աւուր փառքը, երբ ամէն բանի վրայ պիտի գրուէր “Ազրութիւն Տեառն”։

3. Ողիոյի իմաստաւն և հաւատարիմ մարգարէ իրատառուն, որոյ մահը ոկիցը աղկամից եղաւ Յուգոյ, Բ. Մնաց. Իթ. 5, 16. Թերեւն նոյն է որ էր յօրոյ Աքտառ, Բ. Մնաց. Իթ. 27. Իթ. 4.

4. Բարգիշայի որդւոց մին, որ, Ռւրիս քոհանայապեաին հետ միարան, եղաւ “հաւատարիմ” վկայ., Ես. Բ. 2. Բ. Մնաց. Իթ. 13.

5. Մատթ. Իթ. 35. Ղուկ. ԺԱ. 51, հաւանականապէս Յովիդպյեայ քահանայապեաթ կամ Բարգիշայի որդին, որ սպանաւ քարկածմամբ

հրամանաւ Յօվասու՝ հրապարակաւ յանդիմանելուն համար թագաւորը, պալատականները և ժողովարդը որ խոտորած էին Աստուծումէ, Բ. Մնաց. Իթ. 20-22. Ումանք կը կարծեն թէ Մատթէի և Ղուկասու վերցիշեալ համարները կակնարկեն զջաքարիա մարգարէ։ բայց պատմութիւնը չի յիշեր անոր մահը։ Այլէք կը կարծեն թէ այս Զաքարիան էր որդի Բարուց այս սպանաւ սակաւ ինչ յառաջ քան զաւերն Երուսաղեմի. բայց անդէպ և աւելըրդ կը թուի ենթադրել թէ Քրիստոս կը խօսի հոն մարգարէաբար։

6. Քահանայ ութերորդ դասակարգէն որ կը կոչուէր Արիայ, Ա. Մնաց. Իթ., այլ Եղիսաբէթի, մօր Յօվհաննու Մկրտչի։ Այս Զաքարիա կը բնակէր, երբ տաճարին մէջ կենայու կարգն իրեն չէր, լեռնային երկիրն ի հարաւոյ Երուսաղեմի։ Ծանօթ են մեզ Զաքարէայ բարեպաշտ և անարատ վարքը, տեսնելին ի տաճարին զգարբիւլ որ կը իսուստանար անոր որդի, թէպէս արդէն ծերացեալ էր Զաքարիա, Զաքարիայի թերահաւատութիւնը որոյ պատգաւ ժամանակ մը համբացաւ, անոր հրաշալի բժշկութիւնն ի թլիատութեան որդւոյն, և անոր աղնիւ և մարգարէական օրհնութիւնը, Ղուկ. Ա. 5-25, 57-79։

Զաքառ, որդոր, Նէեմ. Ե. 14, անօւանի մաքսապետ կամ հարկահան յԵրկեպվ., որ զիփուու անձնելու համար ելաւ ժանտաթզնին որոյ առջեւն պիտի անցնէր Յիսուս։ Փըրկիչը, որ գիտէր անոր սիրու, երբ մօտեցաւ թզնւոյն, հրամայեց անոր իջնել ծառէն, և կամեցաւ հիւր ըլլալ անոր տունը։ Որպէսէտ Հըսումնայեցաց պաշտօնին մէջ էր Զաքարէա, Հրեայթ կը կոչէին զնա “մեղաւոր”, Ղուկ. ԺԹ. 1-10։ Այս օրէն ցուցուց Զաքէս ապաշաւ և հաւատք առ գրիիչն, որ խոտացաւ անոր գրիսէն իրրեւ որդւոց Աբրահամու ի ձեռն հաւատոյ, Գաղ. Գ. 7, ինչպէս նաև ծննդեամբ, որպէս թուի, էր որդի Աբրահամու։ Տունը որ հիմն իրրեւ Զաքէսոսի տուն կը ցուցուի Երկրովի գաշտին մէջ

Հաւանականապէս մացորդ է տառ. ներորդ գարուն մէջ կամ աւելի մօտ ժամանակ շինուած ընթրիք մը :

Զերենես, որուր է հնուայ, այս Սոզմենայ և Հայր առաքելոցն Յափաննու և Բակորոյ, էր ձենորս բաւական հարուստ, Գալիլէայի ծովան արկմոնեան եղը, և իսկցին առաւ իր երկու որդիքը երբ Յիսուս կոչեց զանոնք, Մարկ. Ա. 19, 20. Զերեդեայ կինն և Յիսուսի հետեւղներէն էր, և կը ծառայէր անոր տալզ իւր ստացուածքն : Տես Սպազմէ : Զերեթեայ որդին Յոփիաննու քահանայապետին ծանօթներէն էր, և Յիսուս իւր մոհուան ժաման անոր յանձնեց իւր մազըը, Յափէ . ԺԲ. 15, 16. ԺԹ. 26 :

Զերուզ, Բախտուն, քաղաքապետ Ախուքեմայ, որ Հնարիւք յանձնեց քաղաքն Արիմելքայ իւր տիրոջ, որդւոյ Գերէոնի, Դատ. թ.

Զերփս, Յանձնուն, ազատին Լիպիի, և եզւ հարճ Յակորոյ, և ծընաւ անոր զՊատ և զԱսեր, Մննդ. ԽԹ. 24. Լ. 9-13 :

Զենաս, բարեկալու դպիր օրինաց և բարեկամ Պօղոսի, որ իւր կենաց վերջին տարին դրելով ի նիկոպոլէ, կը յանձնէ զԶենաս և զԱվողոս ինամոց Տիառոփ որ անատեն կրետ կը դանուէր, Տիա. Գ. 13 : Զենաս անունը յունական է. թերեւս նաև էր Յունական օրինաց դպիր մանաւանդ քան Հրէական օրինաց :

Զերէս, սէլ, կին Համանայ, իրրե զեա հապարտ և սիակալ : Իւր այրը, ինչպէս նաև տառն որդիքը տեսաւ կախաղանը որ Համան անոր իրաւասվէ պատրաստած էր Աստուծոյ ծառային Մուրթքէի համար, իսթ. Ե. 10-14. Զ. 13. Լ. 10. Թ. 13 :

Զեքիր, հուտուր, քաջ իշխան Եփրեմեան, զօրավար Փակէէի արքայի իսրայէլի ի պատերազմին Ալքազու, Բ Մհաց. ԽԸ. 7 : Սա է թերեւս "որդի Տարէելին" կոչուած անձը, Ես. Լ. 6, զոր Ռոտոն և Փակէէ կը իսրայէլի թագաւորեցնել Յաւայի վրայ :

Զեր և Օրէր, էոյլ և ստու, երկու Մադիանացի իշխանք, որ բըսնուեցան յետ յազթութեանն գեղե-

մնի, և սպանուեցան պյն տեղերն ուր ապաստանած էին, և որ յետոյ կոչուեցան, ի յիշատակ նոցա Դէմ Օրէրոյ, և "հնձան Զերոյ, Դատ. Լ. 25 : Ասոնց պատաւհան օրինակ էր Աստուծոյ բոլոր թշնամիներուն պատաւհաբին, Սազմ. ԶԳ. 12 . Ես. Ժ. 26 :




Զենք : Երրոյեցւոց պատերազմական զէնքերն էին նման զինուց զորս զայնու ժամանակաւ կը գործածէին ուրիշ արևելքան ազգեր, զրորինակ, սուր, նիզակ, աէգ, ոլոք, գեղարդն, աղեղն, նետ և զարուստիկ : Պաշտպանութեան զէնք էին ուզաւարտ, զրահ, վահան, լանջապանք, ունտպանք, այլովքն հանգերձ : Տես Պատերազմ :

Հոս դրսած պատերազմական զէնքնենն զայնուց գործածուած այլեայլ զինուց օրինակներ, նաև պահպանտկաց այլեայլ մասերը, և զանոնիք կրելու եղանակը : Սուրբ Գրոց մէջ յիշուած զէնք և պահպանտկաց են 1. զրահք, զարապանակք և լանջապանակք : Կ'երեկ թէ առնք կը շինուէին ի մորթոյ կամ ուրիշ կակուզ նիւթոյ, երբեմ ծածկեալ էին մետզեայ վահանակք որ կը նոյին



մարմնոյն անդամոց որեկիցէ ձեռ առնուլ . 2. սողաւարտք որ բնդ հանրապէս մետաղէ էին և ունէին ցցունս կամ գարդմանակ . 3. վահան կամ ասպար որ էր փայտեայ մորթապատ և կամ մետաղեայ . 4. սոնապահը թանձր մորթէ կամ պղնձէ . նաև



աղեղունք և նետք , սակր կամ վաղկաւոր , գեղարդ , նիզակ և ուղք կամ կարճ նիդակ , և ուոր հանդերձ պատենիւ . Հին ատենաւան սուսելը էին կարճ , շիտակ և երկաւորի :

Խւրտքանչիւր Հրեայ ցեղ ունէր իւր դրօշը . Աւերմանքքին պղծարեան բառին առկ դրուած է զատկը մը որ կը ցուցնէ Հռովմէական Էջտէանաց դրօշերը , ըսրո Հրեայք

շեթանսսական կը համարէին ոչ միոյն վասն զի այն դրօշք ձօնեալ էին դից քուրմերու ձեռամք , այլէ վասն զի զատկեր կար անոնց դրս , և դրօշք իսկ զաշտելի էին , ել . ի . 4 .

Զիու , Երրայսական տարւոյն երկրորդ ամիսը , որ կը կոսուէր նաև իսար , և կը զատասխանէր դրեթէ մեր մայիսին , Գ Թագ . Զ . 1 :

Զիփ , քաղաք Յուրդայ , չորս մղնն ի հարաւոյ արեւելից Գերըոնի . առոր մօտ էին ամուր տեղերը յորս Դաւրիթ թագեաւ երկար ատեն , Ա Թագ . իգ . 14 , 15 :

Զմիւռնիս , անուանի քաղաք Յոնիոյ , շինեալ ի գլուխիսոր ծովածոցի Փոքուն Ասիսի արեւմտեան եղեցքը , քատառան մղոն ի հիւսիսոյ արեւմբարից Եփեսոսի : Զմիւռնիս էր մին հարստագոյն և հզրագոյն քաղաքաց այն երկիրն , և շատ Հրեայք կը յանձնէին հան : Շատ կանուխ հաստատուեցաւ հան Քրիստոնէական եկեղեցի , և էր մին յեօթն եկեղեցեաց առ որս եղաւ Յիսուսի պատգամի Յայունական թեատրոնութեան ի Յայունական թեատրոնութեան Յովհաննու , Ա . 44 . Բ . 8-11 : Ետակաւին քաղաք ծաղկեալ վաճառականութեամբ , ուր կ'երթան շատ օտարական նաւեր , բնակիչներն են իր 150,000 , որոնց կ'եռ Մահմետական է , մէկ չորրորդը Յայն , և մացեալները գլւաւորապէս Հայ , Հրեայ և Եւրոպացի : Ունի նաւահանգիստ խոր և ընդարձակ , և է զաշտպանեալ , բաց յորւնամից կոզմէն , ըլովիք որ շատ թանձր են քադրին նոտեք կոզմէ , և երկք դիէ կը զատեն քաղաքը : Այս ըլուրներուն վրայ են հին քաջքէն Դայն մացորդք , որոց մէջ է ստագին պյունին ասպարիզին տեղը , ուր կ'ըսուիթ է կատարուեցաւ մարտիրոսութեամբ Պողիկարպոս , որ էր աշակերտ Յովհաննու առաքելցին , և հաւանականապէս "Հրեշտակ եկեղեցւոյն Եփեսոսի , Յայու . Բ . 8 : Զմիւռնիս շատ անգամ դրեթէ աւերակ եղած է երկրաշարժէ և հրեկիզութենէ . 1831 ին շատ մարդ մեռաւ հան հնատիտէ , և 60,000 անձինք մեռան 1824 ին ժանատիտէ , բայց և այնպէս գեղեցիկ դրիցը զատճառաւ շրւտով նորէն կը ծազկի :



Զմեւոս, պատուական իւժ ծորեալ ի ծառայ որ համարակ է յԱփրիկէ և յԱլբարիա, և է իրը ութկամ ինն ոոք բարձր. Փոյշը կարծրէ, և բունը՝ փշոս. Ունի շատ տեսակներ այլնայլ աստիճանի ազնուութեամբ. Լաւագյն տեսակի նախբական իւզայն բաղադրիչ մէկ մասն էր. Ել. 1. 23: Կը դործածուէր նաև ի ծիամնելիս, նաթ. Բ. 12. Սաղմ. Խե. 8. Երդ. Դ. 6. Ե. 5, 13, և ի գիապատութեան, ապականութենէ պահնելու համար գին, Ցովհ. Ժիթ. 39. Մոդերը որ եկան արեւելքէն պաշտել զբդիսոս, մատուցին անոր զմնուոս, Մատթ. Բ. 11:

Մարկ. Ժ. 23 Համարին մէջ կը յիշուի “գինին զմասով խառնեալ”, որ մատուցուեցաւ Յիսուսի յառաջքան զիսակելութիւնն, անոր չարչարեաց ցաւերը նուազեցնելու նպատակաւ. Հըկից մէջ ոովորսութիւն էր այսպիսի թմբքեցուցիչ ըմզելի տալ մահապարտից ի ժամն ոպահնան, Առակ. Ա.Ա. 6. Ունանք կը կարծեն թէ Մարկոսի զմասուալ գինին ոչ է նոյն ընդ “բացախով խառնեալ լեզւյն” Մատթէոսի դլ. Խ. 34: Այս ըստները կը կարծեն թէ զմասով խառնեալ գինին արուեցաւ Յիսուսի առ կարեկցութեան, որպէս զի սասարկ չզգար չարշարանաց ցաւերը, մինչ բացախով խառնեալ լեզին, որմէ խմել չուզեց, առ անզթութեան արուեցաւ. Բայց միւս մեկ-

Նութիւնն աւելի հաւանական է: Տես լեզի:

Զմեւուլ, Եգիպտացիք մեռեները կը պատէին կամ կը զմասուէին պյուպէս. Դիատղատիկք, որ իրը նութիւնն ապշտօնեաներ կը հրկաթով մը կը հանէին ընդ անգուսուն, և գանկը կը լեցունէին պնդիչ գեղորէիւք. կը հանէին նաև փորոտիքը, բայց ի սրտէն և յերիկամանց, ծակ մը բանալով մեռելոյն ձախ կողէն. կը լոււային յիշեալ մասերը գինւով արմաւոյ, և նորէն կը դնէին իրենց տեղը, եռուոյց լեցունելով զնդիչ և ներիւթենէ պահուող դեղերինը. Մարմինը կ'օծէն սաեզ իւղով նոնցոյ, զմբառով, կինամնով և պյլ գեղորէիւք իրը երեսուն օր, և ապա բորակի մէջ կը դնէին իրը քառասուն օր: Այսպէս գին ազատ կը մար փառւթենէ, միանգամայն կ'երեկէր իրը կինդանի: Երբ Մովսէո կըսէ թէ Յակոբայ մարմինը քառասուն օր պատեցին դիապտատիկքն, հաւանականապէս կ'ակնարկէ պյն քառասուն օրը որ հարկաւոր էին նախընթաց գործողութեաց համար, այնպէս որ, ընդ ամենայն, եօթ անհասուն օր տեսեց Յակոբայ համար իսրայելի ոուզը Եգիպտոս, Խննդ. Մ. 2, 3:

Յետոյ մարմինը կը հանէին բորակէն, կը լուսոյին, կը պատէին երկայն կոտաւներով, կը թափախէին ի զմուռուն և կ'օծէն խեժիւ: Եթո այնորիկ մեռելը կը յանձնէին ազգականներուն, որ տապանի մէջ գնելով կը պահէին զնն առնել և կամ գերեզման կը դնէին: Այսպէս պահուեցու Յավսեփոյ մարմինը, որ տարուեցու իրը երկու հարիւր տարի ետքը յերկիրն աւետեց, Խննդ. Մ. 26: Հաս մումիաներ կը գտնուին գետ Եգիպտոս, սոտրերկենայ մառաններու մէջ յորս գրուած էին երկու կամ երեք հազար տարի առաջ:

Հասարակ մարգոց մեռելը պատելու համար կը գործածուէր կուպը կամ ձիթ, որ գիւրադին և գիւրագիւր էր: Այս նիւթով կ'օծէն գիակը և պատանին ըստ պիւայից շատ կամ քիչ: Գերեզմանները գրանուած են ուր հազարաւոր մարմինք

դրուած էին կարգաւ մի զմբով առանց տապանի, և պահուած էին այնպէս:

Հըեկ սովորական կերպը դի պատելու այսչափ ինամով և կատարեալ չէր: Հըեսչք կը պատէին դին կրկին և կրկին կտաւաներու մէջ, այւեալ համեմային նիւթեր քսերով, ինչպէս զմուռո, հալուէ, այլովն հանդերձ: Այսպէս պատեցին Փրկչին մարմինը Յովսէփ և Նիկոդեմոս, բայց

Մարիամնիք որ չէին դիտեր զայս՝ ուզեցին նոյն պատիւը մատուցանել Յիսուսի զինի շարաթուն Հըեկի: ՅովՏ. ԺԹ. 38-40: Բայց նաև այս կերպով պատել ընդհանուր սովորութիւն չէր Հըեկ մէջ: Տես թաղաւոր:

Զմրուխտ, քար պատուական, իրը մեծ յակինթ կամ ոռւտակն, մութ կարմրագյոն, որ կ'ըսուի թէ կը Քայլէր նաև ի մթան, և էր շողմարմինը քան յակինթ, Ել. ԽԸ. 17:



ԶԵՅ, նուէր մատուցեալ Առուծայ անոր սեղանին վրայ ձեռամբ օրինաւոր պաշտօնէի: Զոհը տարբեր էր ընծայէ: Զոհը սպանդ էր, ուր ընծայն էր պարզ նուէր կամ տուրք: Շատ պատճառ կոյ կործելու թէ զոհք ի սկզբանէ պատուիրուեցան առառածուուու, տպա թէ ոչ կոնային համարուիլ իրբ սեստի պաշտօն և Առուծած չէր ընծայներ զանոնիք, մինչ գիտենք թէ ընծառնեցաւ: Տես Արքէլ: Ադամ և որդիք նորա, նոյն և սերունդ նորա, Արքահամ և անոր զաւակը, Յար և Մելքիսեդէկ, յառաջ քան զօրէնան Մովսիսի, մատուցին Աստուծայ նիւթական զօհէր: Մովսիսական օրէնքը զոհերուն սեղակը, թիւը և ուրիշ պարագաները միայն սահմանագրեց: Իսրաքանչիւր ոք ի սկզբան էր քահանայ

և պաշտօնեայ իւր զօհին: գէթ ազատ էր ընարել որեիցէ քահանայ և անոր ձեռքսվը մատուցանել իւր զօհը: Ընդհանրագէս այս պատիւն անկ էր ընտանեաց զիխտարին, ուստի և քահանապատճիւնն էր իրաւունք անդրանկին: Ասկայն յետ Մովսիսի քահանայութիւնն տռ Հըեկայս եղաւ սեպհական Ահարոնի տան:

Առ Հըեկայս զահ մատուցանելու մի միայն տեղ սահմանեալ էր յօրինաց: Նաև վկայութեան խորանը, և ապատաճարը հու գար ժողովուրդը պաշտօն մատուցանել շուրջ զոհզանով ճշմարտին Աստուծայ, Ղեա: ԺԷ. 4, 9. Բ Օք. ԺԹ. 5-18: Բայց երեւն թագաւորք, մարդարեկ և դատաւորք ուրիշ սեղեր և մատուցին զօհ, Դատ. Բ. 5. Զ. 26. ԺԳ. 19.



Ա. Թագ. Է. 17. Գ. Թագ. Գ. 2. 3.
Ժ. Ճ. 33. Հրեկց պատուիրաւած էր
առել ամեն տեսակ մարգարուն, իբ-
րև հեթանոսական և գարշելի յաշ
Աստուծոյ, Ղետ. Ի. 2. Բ. Օր. Ժ. Ք.
31. Սաղմ. Ճ. 37. Ես. Կ. 3. Ե-
զեկ. Ի. 31.

Հրեկոյք ունեին երկը տեսակ զոհ.

1. Ովլուեղ, ուր ողջոյն անառունը
կ'այրուեր, առանց թողլոյ մացորդ
զոհել առուղին, և կամ քահանային
որ կը զենուր և կը զոհէր անառունը,
բաց ի մորթէն զօր կ'առնոյր քահա-
նոյին, քանզի յառաջ քան զմառու-
ցութիւն զոհին առ Աստուծած, մորթը
կը հանեին, և սուուրներն ու փորո-
ակը կը լուսոյին, Ղետ. Ա. 1-17.
Է. 8. Ովջակէզը դաւանութիւն էր
յանցաւորութեան մարդկային ազ-
գին, և նշան քաւութեան բոլոր
անասնոյն պյուսմը ուղանին կոյս կը
նշանակէր, մատուցողին կոզմէն, ամ-
բողջ նուիրութիւն անձին իւրդ և ա-
մենայնի որ էր իւր իւր առ Աստուծա-
ծիկ ի կողմանէ անասնոյն զոհելոյ
կատարութիւն քաւութեան:

2. Վ-ա ժաշց, պյունքն մեզաց
համար պատարագը, որոյ մէկ տեսակն
էր չուն յանցուցը, պյունքն յանցա-

նաց համար մատուցուած զոհը. Զո-
հի այս տեսակները կը տարբեկէին ող-
ջակիզէն պյոնու, զի այս զոհերը բա-
րյական կամ ծիսական օրինաց դէմ
յանգէտս կամ գէթ առանց յանձ-
նապաստանութեան գործուած մառ-
նաւոր յանցանաց համար էին. Այս
զոհէն ես մաս չեր հանուեր զոհա-
տուին, պյու զոհող քահանային միայն
ուներ բաժին անկէ, Ղետ. Դ.-Զ.
Ե. 1-10.

3. Խաղաղութեան վճի. ասօնք կը
մատուցուեին ուխտ մը կատարելու,
զոհսւթիւն մատուցանելու Աստու-
ծոյ վասն երախտեաց (չնորհակալու-
թեան նուէրը), կամ առանձին ջերմե-
ռանգութեան համար (ինքնակամ
նուէրը). Խորոյելացիք կը մատուցա-
նեին պյունքը երր և կը կամեին,
պարտաւորիչ օրէնք չկար առոնց հա-
մար, և իւրաքանչիւր ազատ էր ընտ-
րել ինչ անառուն որ կ'ուզէր, զոհնիք
ըստ օրինաց, Ղետ. Գ. Է. 11-34.
(Օրէնքը կը պահանջէր միայն զոհնիք
անասնոց անարատը. Այս տեսկ
զոհ մը բերողը կու գար իւրանին
գուսոր, իւր ձեռքը կը գնէր զոհնիք
անասնոյն գլուխը, և կը զենուր զոյն:
Քահանան կը սրսկէր անը արիւնէն

շուրջ զսեղանով ողջակիզաց, կ'այրէր հրով զճարոց քաղըթին, պյառնքըն ստորին որպայնին, երիկամանց ճարպը, լեարդը և աղեքը: Եթէ գառն էր կամ իսյ, կ'այրէր նաև զիստը որ այն երկրին մէջ շատ ճարպան է: Գահանան այս բաները սեղանին կրակին վրայ դնելին առաջ, կու տար զանոնք զոհը մատուցանել տուօղին ձեռքը, և վիր բարձրացնել և գեղի չ չորս տնկինս երկրի երեցնել կու տար զանոնք, բռնելով և ուղղելով անօր ձեռքը: Անասնոյն երրուծը և աղջյ ուսր զոհը մատուցանող քահանային էր, և կ'երեք թէ այն երկու մասերն ես կը դրուեին զոհը մատուցանել տուօղին ձեռքը, թէպէտ Մովսէս երրուծը միայն կը յիշէ: Յետ այնորիկ զոհին մասցեալ մասերը կը տրուեին անոր որ զոհը մատուցանել տուաւ, և որ կրնար ուտել զանոնի իւր ընտանեաց և բարեկամաց հետ, Ղետ Բ. 31: խոզագութեան զոհը կը նշանակէր մեղաց քաւութիւն, և այնոյն հաշտութիւն ընդ Աստուծոյ, և ուսրը հազորդակութիւն ընդ նմա և ժողովրդեան նորա:

Մեզաց համար ալիւր կամ ըմպելքը մատուցանել շնորհեալ էր աղքատաց, որ կարող չեին եղ կամ այժ կամ ոչխար բերել, Ղետ. Ե. 10-13: Ալյոփիսեաց համար բաւական էր մատուցանել ալիւր որոյ վերայ որսկուած իւր ձեթ, և իւռնկ դրուծ էր գրան: Եւ քահանան ալիւրն ափ մը և բոլոր իւռնկն առնելով, կը ցանէր զանոնք սեղանոյն կրտկին վրայ: Իսկ մասցեալ ալիւրն իրեն էր, և պարտէր ուտել զոյն բազարը խորանին մէջ, և քահանայիք միայն կրնային ճաշել անկէ: Իսկ ուրիշ նուերներէ, զորօրինակ, ի պողզ, ի գինուց, նաշչոյ, քաքարէ և յայլոց, քահանան միշտ մաս մը առնելով կը նետէր կրակը, իսկ մասցարդը կը վերաբերէ նուերը մատուցանող քահանային և ուրիշ քահանայից: Այս նուերաց հետ կար միշտ ազ և գինի, բայց ալիւրէ չինուած բաները բազարը ըլլալու էին, Ղետ. Բ.:

Այս նուերք որոց մատուցման ա-

տենք թռչուն մը կամ այժ մը կ'արձակուեր, ծցիի խօսելով զոհ չեին, քանի արիւն չէր թափուեր, և անառուն կը մնար ողջ:

Թռչունք կը մատուցուեին զոհ երեք առթիւ, 1. Մեղաց համար, երբ մատուցանող անձը հարուստ չէր և չէր կարող բերել ոչխար կամ արջառ, Ղետ. Ե. 7, 8: 2. կանանց մարքութեան համար յետ որդեհնութեան, Ղետ. Ժ. 6, 7: Եթէ կինը կրնար զառն կամ աղաւնույ ձագ մատուցանել, երկուքն ալ պարտէր բերել: զառն ողջակէզի համար, և պատահն՝ իրբեկ վասն մեղաց: Բայց եթէ չէր կարող զառն մատուցանել, կը բերեր զցի մը տատարակ, կամ զցի մը աղաւնույ ձագ: մին ողջակէզ, և միւսը՝ կ'արձակուեր, ինչպէս յիշուեցաւ ի վերոյ, Ղետ. Ժ. 4, ևն., 49-51:

Զատկական զառն համար տես Զատկի:

Խորանին և առճարին մշտնջենաւոր զոհն էր, Ել. Ղիթ. 38-40. Թու. Ի.Բ. 3. մատուցանել ամէն օր երկու զառն ողջակիզաց սեղանը, զմին՝ առաւօտուն, և զմիւս՝ յերեկոյին: Ասոնք կ'այրուեին իրբեկ ողջակէզ, բայց մեղմ կրակով, որպէս զի երկար աներ աննոց այրումը: Առաւօտեան զառն կը մատուցուեր յել արեգակն, իսկ ինկարկութեան, ոսկեկն սեղանին վրայ, և յառաջ քան որ եկցէ զօհ: Իսկ երեկոյեանը կը մատուցուեր ի մէջ երկուց երեկոյից, այսինքն, յետ խոնարհելոյ աւուրն և յառաջ քան զգիշերն: Այս երկու գառանց հետ կը մատուցուեր նաև կէս հիմէն գինի և կէս հիմէն մաքուր ձեթ, և արդու կամ իրը հինդ հիմէն նաշիչ:

Այստիին էին Հրեկց զոհերը, զոհք որ Աստուծմէ սահմանուած էին, բայց չեին ինքինին բաւական սրբել զոդին կամ քաւել անօր մեղքը: Պօստ նկարագրած է օրինաց այս զոհերը և ուրիշ արարողութիւններն իրբեկ ակար և չքաւոր սկզբունք, ո Գաղ. Դ. 9: Այս զոհերը նշանակ

Էին շնորհաց և մաքրութեան, բայց չէին կարող տալ շնորհք և մաքրութիւն։ Այ ցուցնէին մեղաւորին իւր կարօտութիւնը սրբուելու և արդարանալու յԱստվածածութեան, բայց չէին կարող սրբել զմեղաւորն կամ արդարացնել։ Զոհք մարգարեւութիւն կամ օրինակ միայն էին ճշմարիտ զոհին, այն է Գառանի Աստուծոյ, որ գերազանց կերպով կը բավանդակէ յինքեան այն զոհերուն բոլոր յատկութիւնները, քանզի է միանգամայն ողջակեզ, վասն մեղաց, և պատարագ գոհութեան։ Անին բավանդակէ Եւթիւնը և զօրութիւնը որոց բառուերը միայն էին Տիկ զոհերը։ Զատկական գառնն, հանապաղպարդ ողջակեզք, նաշջոյ և գինույ նուերները, և ուրիշ որեկից տեսակ նուեր կամ ընծայ, կը խոստանար և կը ցուցնէր Յիսուսի Քրիստոսի մահը, Երր. Թ. 9-15. Ժ. 1. Աւստի և Յիսուսիւրով մահուամբ ջնջեց զոհերը, Ա. Կորնթ. Ե. 7. Երր. Ժ. 8-10. Մասուցանելով զինք միանգամ ամենաւն համար, Երր. Ժ. 3, խափանեց ուրիշ ամէն զոհ և պատարագ, և կը փրկէ յաւիտեան զորս միանգամ կը հաւատան, Եփես. Ե. 2. Երր. Թ. 11-26, և առանց այս քաւիչ զոհին, Աստուծոյ արդարութիւնը պիտի շթողուր բնաւ ազատ որեկից մարդու հոգին։

Փոխանակ մեղաւորին ուրիշի մը զոհուելուն գաղափարը չին կատկարանին մէջ հաստակէ է, Ղետ. Ժ. 21. Բ. Օր. ԻԱ. 1-8. Ես. Մ. Գ. 4. Դան. Թ. 26. և այս էր անասուններ մասուցանելուն խօսիւրդը, Ղետ. Դ. 20, 26. Ե. 10. Ժ. 18. Ժ. 21. Այս է նաև պատճառը թէ ինչու համար արիւնը, որ անասոնյն բուն կետագրը և հոգին է, կը սրբակուեր սեղանին վրայ և կը թափուեր առաջի Աստուծոյ նշանակելու համար զոհին յետին կորուստը կամ մահը փոխանակ մեղաւորին, Ղետ. Ժ. 11. Բայց մեծ խնամով իրատ կը արուեր Հրեկից վաստահիլ այն զոհերուն իրեւ արժանաւոր պատարագի Ըստած էր անոնց թէ առանց զջաման, հաւատոյ և նորոգման, որեկից զոհ գարշել էր Աստուծոյ,

Աստակ. ԻԱ. 27. Երեմ. Ջ. 20. Ամով. Ե. 22. Միք. Ջ. 6-8, թէ Աստուծած սղորմանթիւն կ'ուզէ և ոչ զոհ, Ովս. Ջ. 6. Մատթ. Թ. 13, և կատարեալ սէր առ ինքն, Մարկ. Ժ. 33: “Հնազանդութիւնը զոհէն, ու խօսք մտիկ ընելը՝ Խոյերուն ճարպէն աղէկ է,” Ա. Թագ. ԺԵ. 22. Առակ. ԻԱ. 3. Մատթ. Ե. 23. Տես և յիսներորդ սազմոր, ինչպէս առքիստոննելութեամբ, նշյալքս անատեն կրնար ըսուիլ. “Աստուծոյ զոհը կոտրած չոգին է. կոտրած ու խոնարհ սիրուր, ո՛վ Աստուծած, դուն չես անարդիր,” Սաղմ. ՄԱ. 17. Հրեայք, ևթէ չունեին այս ոդին, չէին կրնար հաճոյական զոհ ամսուցնել Աստուծոյ, և Աստուծած շատ անգամ մարգարէից բերնով կ'իմացնէ զայս, Սաղմ. Խ. 6. Ես. Ա. 11-14. Ովս. Ջ. 6. Յազէլ Բ. 12-18. Ամով. Ե. 21, 22, այլովքն հանձերձ։ Զոհ կամ պատարագ բառը երրեմն փոխարարութեամբ կը գործածուի փոխանակ Քրիստոնելից կրօնական պաշտամոն, ցուցնելու համար թէ Քրիստոնեայն իրեւ բան մը տալու է ի նուեր Աստուծոյ, Հազմ. Ժ. 1. Փիիպ. Դ. 18. Երր. Ժ. 15, 16. Ա. Պետր. Բ. 5.

Զառներ, մէծ քար մօտ յազրիւրն իրովելոյ, ի հօվտին որ է կեց Երրուագեմի յարենիլց հարտայ, ուր կուսակիցք Ալտնեայ ժողովեալ էին յապուամբութիւն, Ղ. Թագ. Ա. 9. Զառաք ստէպ կը յիշուի ի Սուրբ Գիրս, և պատուիրուած էր գործածէլ զայս ի սրբմունս որ Հրեկից ծիսական օրինաց մասն էին, Ել. Ժ. 22. Ղետ. Ժ. 4-6. Սաղմ. ՄԱ. 9. Երր. Թ. 19: ի նուաստ թուփ, և կը յիշուի իրեւ իրանքահագյուն տեսակ տնկոց մէջ, ինչպէս մայր ծառը կը յիշուի իրեւ բարձրագոյն տեսակ, Ղ. Թագ. Դ. 33: Ցովհաննու տեսարանին մէջ, գլ. Ժ. 29, վինուրաց համար կ'ըսուի թէ “քացախով սպունդ մը լցնելով, զազոյի մշտիկի վրայ փաթթած” մասուցին Յիսուսի բերնին, այսինքն զազա կոշտած տունին բունին կամ եղեգան վրայ, որ կ'ըլլար իրեւ երկու ուրց կամ աւելի երկոյն, և բաւական էր հաս-



Ներ խաչի վրայ դանուսող անձի մը մինչէ բերանը : Մեկնիշք ուրիշ պլետունիկերու անուն կը կարծեն Սուրբ Կրոց զպան :

Չուզեցիք : Ըստ Քաղղէարէն և ըստ եօթանասէցից թարգմանութեան կը նշանակէ այս յաղթանդամ և սրտեայ . Չուզեցիք կը ընակէին յարեկելց Յօրդանանու առ Արրահամաւ , երբ յաղթուեցան ի գողողագոմրոյ և անոր դաշնակիցներէն , լիննդ . Ժ. 5 , և կը կարծուի թէ էին յաղգէ հսկայից որ կը կոշուէին Զամպումիք , Բ. Օր . Բ. 20 :

Զքան , Նեմ . Պ. 16 . Յօր . Խ. 26 , կը նշանակէ պահպանակ , այսինքն մարմինը զինուոց հարուածներուն գէմ պաշտպաննելու տեսակ մը հին ագանելիք պատերազմողաց ի ձեւ բաճկոնի կամ պատմուանի , և կ'իջնէր ի ծոծքակէն մինչէ մէջքք : Զքահը կը շինուէր գէռուարարէկ մորթէ , կամ խաւ խաւ ասզանեթուսոպ կը առաւէ , կամ իրարու վրայ յեց պրզնէն զահանակներէ զօրէն թէեփոց ձկանց , և կամ շղթայակերպ կամ ուռահանակերպ յօրինեալ մանր մանր օզակներէ , Ել . Խ. 32 . Լ. Բ. 23 :

Զօրաբարնէ , որդի Սաղաթիէլի , յարբունի տանէ Դաւթի : Եզր . Ա. 8 , կը կոչուի "Սարբասար իշխան

Յուղոյ , Զօրաբարէլ , ինչպէս անունն յայտնի է , ծնած էր Բարելոն , և եղաւ առաջնորդ առաջին հատուածին Հրէից դարձելոց Բարելոնի գերութենն 536 ին նախ քան զՔր : Ակիրսոս անոր յանձեց տաճարին նուիրական անօթները , որը Զօրաբարէլ դարձուց Երուսաղէմ , Եզր . Ա. 11 : Զօրաբարէլ կը յիշուի միշտ նախ իրքեւ զլուխ իրենց հայրենիքը դարձող Հրէից , Եզր . Բ. 2 . Գ. 8 . Ե. 2 . Անդ . Ա. 1 . Բ. 1-9 , 21-23 : Նա դրաւ տաճարին հիմք , Եզր . Գ. 8 , 9 . Զաք . Դ. 9 , և նորէն հատուածեց Աստուծոյ պաշտօնը և սովորական զոհերը : Երբ Սամարացիք կամեցան գործակից ըլլալ տաճարին վերսին շինութեանը , Զօրաբարէլ և ուրիշ գլխաւորք Յօրդոյ շտուին անոնց այս պատիւը , մինչեւ որ կիւրսս հրամայեց Հրէից միայն շինել զայն , Եզր . Դ. 2 , 3 : Սամարացիք հրաման առնելով Պարսից թագաւորէն գաղրեցոց ցին տաճարին շինութիւնը , և հազիւ Դարիէի Վ. ըշտապեայ երկրորդ տարին 521 ին նախ քան զՔր . , ելաւ հրաման յառաջ տանել շինուածը : Զօրաբարէլի կրոյ ուրիշ բան չենք գիտեր , բայց միայն թէ անկէ կը սերեին Յովսէփ և Մարիամ միանդամայն , Մատթ . Ա. 13 . Ղուկ . Գ. 27 :

Զօրաց Տէրը , ըստ Երրայսեցերէնին Սարաովթ որ կը նշանակէ զօրք կամ զօրաթիւն , ուստի Եհովան-Սարաովթ կը թարգմանուի Զօրաց Տէր , կամ , Տէր զօրութեանց : Զօրք բառը հոռ շատ ընդարձակ նշանակութիւն ունի . կրոնայ նշանակել երկնից զօրքը , պահինք զհրեյտակո , որ Աստուծոյ պաշտօնեաներն են . կրոնայ նշանակել նաև զաստեղու և զմոլորակի որ իրրեւ զօրք նակատեալ ի պատերազմ կը կատարէն Աստուծոյ կամբը . կրոնայ նշանակել դարձեալ երկրաւոր թագւարոց զօրքը , որց կրիւները կը դարձունէ Աստուծ ի կատարաւմ իմաստուն խորհրդոց իւրոց . կրոնայ վերջապէս նշանակել անանոց խումբեր , ինչպէս մարտիր՝ որ զարկաւ Եղիպտոս , լորամարդին որ կերակրեց զիորայէլ յանապատին , կամ , գրութեր և խաճնիքը որ Տէ-

բողը “մեծ զօրքը”, կը կոչուին, Յովել
թ. 25. և վերջապէս, Աստուծոյ ժո-
ղովուրդը, Տին Նոր ուխտին միան-
գամայն՝ արդարի մեծ զօրք՝ որոյ
զօրապես և հրամանատար Աստուծ
է, ի Թագ. Զ. 2. Սազմ Խր. 10.
Հռովմ. Թ. 29. Յակ. Ե. 4:

Ե

Եգղան, շառագի, արքայ Մովարու
որ, օգնաթեամբ Ամմանացոց և Ա-
մազեկացոց, Նոր Ասմանց Հրեից հա-
րաւային և արեկեան ցեղերը. Եգ-
ղոն արքայանիստ քաղաք ըրտա իրեն
զերիքով, և պահէց իւր իշխանու-
թիւնն ութեատան ամ, բայց յետոյ
սպանաւ յԱւոգդայ, և անոր ժողո-
վուրդը ցրուեցաւ, Դատ. Գ. 12-30.

Եգովմիթ, քաղաք, Բենիամինի և
Յուդայի սահմանագլուխը, ոչ չեռք
յԵրիողէ Երուսաղէմ Երթաման ճամ-
բուն վրայ. Այս Ճամբան կ'ելէ ա-
մայի և քարուտ երկրէ, “Եղ ովմինի
զառիթերէն”, Յես. ՓԵ. 7. ԺԲ. 17.
և է աեղի ապատանի աւազակաց :
Քրիստոսի առակը բարի Սամարաց-
ւոյն վրայ, Պուկ. Ժ., այս տեղը
կ'ակնարկէ :

Ել, Վրա-Եկա, մին յահուանց Աս-
տուծոյ, մանաւանդ ի քերթ ուսծու,
Ծննդ. Լ. Գ. 18-20. Յանակ կը գր-
նուի մանաւանդ ի յատուկ անսուան,
զորօրինակ Բնթէլ, Դանիէլ, Եղիա,
այլովքն հանգերձ : Ելոյի, հնագէս
Ելի, կը նշանակէ Աստուծ իմ:

Ելա, Լ-Ը, 1. Հայիս ուր սպան
Դաւիթ զիողիամթ, Ա Թագ. ԺԵ.
2, 3, 19: Եր, հաւանականապէս,
իրը մետասան մզն դեպ յարեմա-
եան հարու յԵրուսաղեմէ :

2. Ուրդէ և յաշորդ նորայիլի Թա-
գաւարին Բատայիք, 926 ին նախ
քան զիր. Երկու տարի թագաւո-
րելէն եռքը, սպանաւ յարեցու-
թեան ի Զամերեայ որ անոր սպասա-
ւորներէն էր: Զամին թագաւորելով
փոխանակ Ելոյի ջնջեց անոր տոհմը,
ըստ մարդարէութեան Յեռւայ, Գ
Թագ. Ժ. 6-10:

Ելփառան, տես Փառան:

Եմիթ, ահաւոր, ազգ հսկայ և պա-
տերազմող, որ ի ժամանակս Արք-

համոն ուներ զերկիրն յայնկայս Յոր-
դանանու: Յետոյ Մովարացի եկան
չան, Ծննդ. ԺԴ. 5. Բ Օր. Բ. 40:
Էմմանուել, բարդ բառ կամ ա-
նուն Երբայցերէն, որ կը նշանակէ
շնորհ Աստուծու: Եկանուի Մեսի-
այի վեցոյ, որ, միացնելով աստուա-
ծային բնութիւնն ընդ մարդկան, և
արդարէ շնորհ Երշ Աստուծու, Ես. Ե.
14. Ը. 8. Մատթ. Ա. 23:

Եմմանուս, Յերեմի, գիւղն ուր
Կ'երթային երկու աշակերտը, երբ
Յիսուս ճամբան երեցաւ անոնց իւր
յարութեան օրը, Պուկ. ԽԻ. 13:
Հուկաս Եմմանուս գիւղին հետա-
սորութիւնն յԵրուսաղեմէ կը գնէ
զաթսուն ասպարէզ, կամ իրը 7 է
մզնն. և Յովեպոս կը յիշէ գիւղ
մը Եմմանուս անուն նշյալափ հեռի
Երուսաղեմէ: Այս կայսյութիւնները
բաւական յայտնի են, ուսու կինար
յուսացուիլի թէ աշխարհագիրը գիւ-
րաւ պիտի որոշէին այս գիւղին տե-
ղը զարմանալի է սակայն որ Քիրստոն-
եայ մատենագրաց կարծիքը տարրեր
է Եմմանուսի վրայ, Ծննդ հանրապէս կը
կարծուեր թէ Պուկասու Եմմանուսն
էր այն Եմմանուս որ էր գոյշացոց
գաշտին սահմանը, և յետոյ կոչուե-
ցաւ Նիկոպոլիս, իրը քանի մզն հե-
ամի յԵրուսաղեմէ: Եստերիսու և Հե-
րոնիմոս ունելին այս կարծիքը, և բո-
լոր աշխարհագիրը, մինչեւ ի սկիզբն
ԺԻ. գարու, հետեւեցան անոնց: Յե-
տոյ, չենք գիտեր ինչ պատճառաւ,
սիստ կարծուիլի թէ Եմմանուսի տե-
ղն էր Գուպէիպէհ հոչսւած փոքր
գիւղն, իրը երկք մզն յարեմակց
Նեպի Ստանւիլի, որ է հին Մատֆա,
և ինն մզն յԵրուսաղեմէ: ըոյց
պայպէս կարծելու գյղին պատճառ-
անգամ չկայ: Ջիարդ և իցդ Եմմա-
նուսի տեղը տակաւին կը մնայ ան-
րոշ:

Ել, ընտանի անասուն որ ամենուն
ծանօթ է: Յաճախ կը յիշուի ի Սուրբ
Գիրս: Աղուականք Պաղեստինու
մէջ Ելոյի կը պատէին: Դերովտ
իր երդին մէջ “ներմոնկ Եշերու վրայ
հնձնող”, կը կոչէ երիբին հարուս-
ները, Դատ. Ե. 10: Տես և Դատ.
Ժ. 4. ԺԲ. 14: Արեկեան Եշք ան-

Նման են հիւսիսային երկիրներու եշերուն, քանի ու են աւելի մեծ, շշյտ և փյթ, և նյոյն գովելի յատկութիւններն ունին ինչպէս հին ատենը նոյնպէս հիման, ուստի և հեծնելու կը գործածուէին, մանաւանդ մատաներն, իրենց հաստատ գնացից համար: Այս պատճառաւ շատ անդամ մատակ եշեր յիշուած կը զբանենք:



Ցիւք կամ վայրի էշը, ծանօթ անասոն յարեւելու, նոյնպէս յաճախ կը յիշածի ի Առըր Գիրս, և և բան զշտարակ էջն աւելի զ ուղիղիկ և յարդի: Ցիւք ի հնումն շատ կը գրտնուէր ի Պաղեսային, յԱսորի, յԱրարիա, ի Միջագետու, ի Փաւուգիս և ի Իրկանիս, բայց զարդի քիւն ցիւք այս երկիրներուն մէջ, և կ'երսի թէ հիմա Թաթարիստանի մէջ, Պարսկաստանի և Հնդկաստանի մէջ տեղ տեղ և Ալֆրիկէ կը գրտնուին: Ցիւք շատ կողմանէ նման են վայրի ձիոյ: Երամ երամ կը պատին ընդ առաջնորդութեամբ իրենցմէ միոյն որ զնեցցց կամ պահապան է: Կը կենան սակայն ճամբան, կը թուզուն մարդոց մատնալ իրենց, բայց յետոյ անհնարին արագութեամբ կը փախչին: Հայակաւոր և մանաւանդ անոնց թէ եթէ և ուժիւն ու շուտութիւնը: Ցուու ձայնը կը նմանի հասարակ իշու ձայնի, բայց աւելի բարձր և բարակ է: Մը. Մօրիկը կըսէ. “Ուղեցին որսալ երկուցիւ, որոց արագութիւնն աւելի էր քան մը ձիերու արագութիւնը, և փախչելով մննէ բաւական հեռանա-

լին եռքը, զկայ առին, և մեղի դառնալով սկսուն խորդալու մայր հանել անդամիք որդէս թէ ծաղկելու համար մեր ունային ջանքը զանոնիք ըլլունելու:

Լիսիքրա, օրեւիլ ի՛, կամ ընդ ո՞ հանելու լը, մայր Մանասէի, Դ թագ: Ալլ. է, և եկեղեցւոյ արուած անուններէն մին, Ես. Ալլ. 4:

Ը

Ընծայ: Ընծայ տալ սովորութիւն եղած է ի վաղուց հետէ ի նշան սիրոյ, զատուց կամ մեծարանաց: Մեծարանիք առ թագաւոր շտա անդամ ընծայիւ կը ցուցուէր, Ա թագ. Ժ. 27, նյուպէս բարձր աստիճանի անձանց ընծայիւք օրէն էր մատչել, Մննդ. ԽԳ. 11. Դաս. Ջ. 18. Ա թագ. Թ. 7. Գ թագ. ԺԴ. 3: Թագաւոր զգեստ ընծայ կը տային անոնց զրու կուզէին պատուել, Մննդ. ԽԵ. 22, 23. Ա թագ. ԺԸ. 4.

և գանձ՝ ուրիշ թագաւորաց, առարգանաց կամ առ երկիւղի, Դ թագ. ԺԶ. 8. ԺԸ. 14. Բ Մնաց. Թ. 9, 12: Յաղթողք իրենց յաղթական կառքէն կը սփռէին ընծաներ և մանաւար շնորհք ի նշան ուրախութեան, Սազմ. Կի. 7. Գարծ. Ա. 2, 4: Մարգարէք կ'ընդունէին կամ կը մերժէն ընծայ, ինչպէս որ պարտ կը համարէին իրենց, Դ թագ. Ե. 15. Ը. 9. Դան. Բ. 48. Ե. 17: Ընծայ բառը շտա անդամ գործածուած է փախանակ կաշառոց, Ել. ԽԳ. 8. Սազմ. ԺԸ. 5. Ես. Ե. 23: Ընծայ կը կոչուին նաև նուէլք մատուցեալք առ Աստուած, Բ Օր. ԺԸ. 17. Մատթ. Ե. 23, 24:

Աստուծոյ մատուցուած ընծան իրեւ անարին նուէր տարրեր էր զոհէն, բայց մեր թարգմանութեան մէջ ընծան երբեմն կը նշանակէ նաև զոհ: Ընծաներէն, այսինքն անարին նուէրներէն ումանիք, ինչպէս այիւր, գինի, աղ, կը մատուցուէին զոհերու հետ: պյլք զահերու հետ կապակցութիւն չընէնին: Զոհերու պէս, ընծաներէն ևս զոմանն պարոր էր մատուցանել, ինչպէս երախայրիները

և առանարդները . պլք կամաւոր
միայն էին . Մովսէսի գրոց մէջ այլք-
պլք տեսակ ընծաներ կը յիշուին :
Առողջ մէջ են , 1. Նաշիչ կամ գեր-
մակ ալիւր , 2. Շօթք եփեալք ի թռոն-
րի , 3. Շօթք եփեալք ի տաղակի ,
4. Շօթք իւղով իսրավեալք , 5. Նոր
հնձոց երախայրիք , լոկ և կամ խո-
րովեալ հասիով կամ տանց հաս-
կի : Շօթքեր կը շասուէին ձիթով .
և կամ կը խորովէին ի տաղակի ,
կամ եփելէն եռքը կը թաթիւին ձի-
թոյ մէջ : Սեղանին մատուցուած հա-
ցի ընծան բազարջ էր , քանզի խմոր
երրէն չեր մատուցուէր սեղանը ոչ
լոկ և ոչ զոհերու հետ , Ղետ . Բ.
11, 12: Բայց հասարակ խմորուն
հաց կրնար ընծայուիլ քահանայից
և պաշտոնէից տաճարին : Մեղք եր-
րէն չէր ընծայուէր զոհի հետ , բայց
կրնար մատուցուիլ միսակ , իրրեկ ե-
րախայրիք , Ղետ . Բ. 11, 12: Անոնք
որ անառուն կը բերէին զոհերու ,
պարտէին նաև բերել ընծայ ալիւր ,
գինի և ազ զոհին հետ : Անոնք որ
նուէր միայն կը մատուցանէին հաց
կամ ալիւր , կը մատուցանէին նաև
ձիթ , խոնկ , ազ և գինի , որ իրը
թէ նուէրին համեմենէին էին : Պաշ-
տոնեայ քահանանէր կ'ընդունէր ըն-
ծանէրը բերողին ձեռքէն , աննոցմէ
մաս մը կը դնէր սեղանին վրայ , և
մացորդը կը պահէր իրրեկ պաշտօն-
եայ Աստուծոյ ի պէտս իւր : Մա-
տուցուած ընծանէրէն խունկը միայն
կ'պյէր ըոլորսվն , քահանայն բան
մը չէր պահէր անկէ : Տես Ղետ . Բ.
2, 13, ևն . Թօն . Ժ. 4, 5 :

Երրեն օրէնքը ցորեն կամ հաց
միայն կը պահանջէր , զարօինակ երր
հնձոց երախայրին կը մատուցուէր ,
թէ՛ ընդհանուր ազգին կողմէն , և
թէ՛ առանձին մարդոց կողմանէ իրրեկ
նուէր : Անարիւն նուէրը կը նշանա-
կին ընդհանրապէս ոչ այնշափ քա-
ւութիւն , որչափ ընծայատուին ան-
ձին և ստացուածոց նուիրումն առ-
ենովոյն : Միայն երր ընծայատուն
աղքատ ըլլովով չեր կրնար անսուն
գնել , փոխանակ անհանոյն կը բերէր
անարիւն նուէր իրրեկ զոհ քաւու-
թեան , Ղետ . Ե. 11: Տես և Զան :

Թարենի , հաւերդեւ , սոսի Ամրիի
որ յետ մահուան էլլոյի իրը երեք
տարի ի զուր հետամուտ եղաւ առ-
նուշ իսրայելի թագաւորութիւնը ,
դ թագ . Ժ. 18-23 :



ԹԱՐՈՐ , Ի ԴԱՑԷՆ ԾԵՑՄՑԵՆԻ

Թարօր , առանձին լետան ի Գա-
լիեա , յարեկելից հիւմուոյ Եեզրոյի-
ի դաշտին , որյ մէկ բազուկը միե-
նոյն ուղղութեամբ կը ձգուի անդր
քան զետառն : Թարօրի գետինը կա-
պարար է , լեռը՝ կոնաձև և անտա-
ռային , մահաւանդ հիւսիսային կողմը .
ունի ընտիր կազնիներ և ուրիշ ծա-
ռեր և հոտաւէա տունկեր : Դաշտէն
որ առ ստորոտով նորս է՝ կը բարձ-
րուայ 1,350 սոք , իսկ դաշտը Մե-
ծերկրական ծովին գեր է՝ 400 սոք ,
և մասուածոյ շաւզէ մը որ լեռան
հիւսիսային արեմնեան դին է՝ մէկ
ժաման մէջ կրնայ մարդ ելլւ ձիով
իրան գագաթը : Լեռան գագաթը
երկայնաձև փոքր տափարակ է՝ որյ
շրջապատն է իրը մէկ մղնն : Մեծա-
տարած և գեղեցիկ է տեսարանը լե-
ռան գլուխը կեցողին առջեւ : Տողին-
սին և այլ բազումք Պաղեստինու-
մէջ գեղեցկագոյն տեսարաններէն
մին կը համարին զոյն , և Ղոր Առ-
ձենդ չի յիշէր թէ քան զայն զեղե-
ցիկ տեսարան տեսած էր երրէք ու-
րիշ լեռնէ մը : Տես երեմ . Խ. 18.

Թարօր լեռնէն կը տեսնուին ճիշդ այն տեղիցը որ կը տեսնուին նազարեթի բարձունքներէն որ անհետ հինգ մղոն են դեպ արեմուտը Տես Նազարէր թարօր լեռնէն կը տեսնուի Միհերդրական ծովու բայց ընդ ազա, բարձրաւանդակներէն անդին որ կան ընդ մէջ լեռան և ծովան ։ Ի դաշտին որ է լիրան հարաւային ստորատը կը բղին ակունք հեղեղատին կիսուի ։ այն գաշտին վրայ են նաև կանդովր և Նային, գիւղը անուանիք ի պատմութեան Սուրբ Գրոց ։ Ոչ միայն Եղբայրին բարերեր գաշտը, և կարմեղոսի և Գեղրուայ լեռները և այլ տեղիք, այլև Գալիխեայի ծովուն մէկ մասը կը տեսնուի յարնելս հիւսիսյ, և դւզ ի հիւսիս կը տեսնուին նաև լերինք Գալիխեայի, հանդերձ Սափէտ քաղաքաւ որ այն լեռանց բարձրագունին գագաթին է, և կը յիշեցնէ առուկը որ թերեւ այն քաղաք մը որ լեռան վրայ կեցած է ։ “Քաղաք մը որ լեռան վրայ կեցած է ։ չկրնար պահուիլ” ։ Աւելի դեպ ի հիւսիս և արևելք, իր յիսուն մղոն հեռուն կը տեսնուի Հերմոնի ճիշդապատ գլուխը, Սաղմ. Զթ. 12 ։

Ի հնումն կար ամուր քաղաք մը թարօր լեռն զլուխը, թերեւ նովին ահուամբ, Ա Անաց. Զ. 77. Գրիստոսի ժամանակ կար այս քաղաքը, և Հռովմայիցիք պահանորդ ունենին հոն ։ այս հակառակ կու գայ աւանդութ թեան որ զիմարօր կը դնէ տեստրան պյակերպութեան ։ Լեռան գաղաթան վրայ գեռ կան հին պարսպի մը աւերտիներ, ուրիք ուրիք կան նաև մնացորդք բերդից և տանց, յորը ունանք են խաչակրաց ժամանակն, այլք աւելի հին ։ Թարօր լեռն խաքարայ է, Յես. ՓԱ. 12, 22. Բարակայ զօրքն հոն բահակեցաւ յառաջ քան զկռուեն ընդ Ախուարայի, Դատ. Դ. 6, 12, 14 Յես ժամանակաց կը թուի լեռ նիստ կռապաշտութեան, Ովս. Ե. 1 ։

Թագաւաք, թագաւարք ։ Ի Սուրբ Գրիս թագաւոր բառը միշտ չի նշանակեր իշխան մեծազօր, և մեծամեծ երկիրներու տէր ։ Աւանձին քաղաքներու, կամ իրենց վերաբերեալ քա-

նի մը զիւղեր միպյն ունեցող քաղաքներու իշխանաց շատ անդամ թագաւոր անունը տրուած է ։ նաև թագաւոր կոչուած են ի Ալոք Գիրը անձինք զորս պարտ էր մանաւանդ տապաջնորդ կամ գլխաւոր կոչել ։ Այս գիտազութիւնը կը վերցաւնէ զարմանքը զոր թերեւ պիտի զգան ունանք տեսնելով որ Քանանու պէս փոքր երկիր մը մէջ կոյին երեսուն և մի թագաւորք զորս նու աճեց Յեսու, Յես. ՓԲ. 9-24, բաց յայլոց բազմաց որ անտարակոյս զերծան ի զինուց Յետուոյ ։ Նոյն իսկ Արտօնիր բազեկ որ հզօր թագաւոր որոց յաղթած և ձեռաց և ոտից բայթմատերը կտրած էր ։ Տես և Գ Թագ. Դ. 21. Այս թագաւորք շատ տեղ անտարակոյս նման էին այժմու Արարացոց չկիերաւն ։

Խօսյալացիք թագաւոր չունեցան մինչեւ Ասուազ, և կառավարուեցան նախ ծերերէ, ինչպէս յԵղիպատո . ապա Ասուուծմէ կարգեալ առաջնորդներէ, որպիսիք էին Անուկու և Յեսու, ապա ի գտտաւորաց, որպիսի էին Գոթոնիէլ, Աւոգդ, Գեղէոն, Սամուէլ, և հուսկ ուրեմն ի թագաւորաց, որպիսի էին Սաւաւզ, Դաւիթ, Ասղոմնն, Որովհետեւ Ասուուծոյ մանաւոր ժաղովուրդն էր իսրայէլ, անհնց կառավլքրու թեան կերպն էր րուն աստուածպետական ։ Ասուուծ տուաւ անոնց օրէնք, Ասուուծ կը դնէր անոնց իշխանները ։ այն օրինաց և իշխանաց պարտեր չնազանդիլ ժողովուրդն, իրեւ Ասուուծոյ, և ի դիպել տարակուսանց պարտեր հարցունել Ասուուծոյ, իրեւ րուն իշխանի և տեսան, ինչպէս որ գրուած է ։ “Տէր է մեր զատաւորը, Տէր է մեր թագաւորը” ։ Հըեւից թագաւոր ինչնրելք թշնամնիք էր ընդդէմ Ասուուծոյ ։ իրեւ անհաւատ և ապրաւամբ յետս կալ անմիջական կռապագարութենէն Եհովայի, Ա Թագ. Ը. 7. Բայց և այնպէս նաև ընդ իշխանութեամբ թագաւորաց խրայելացիք զիստուած ունէին իրենց թագաւոր կիստութիւնն, իրեւ մատնութիւն, եր քրէական յանցանք:

Անոնց օրէնքը դարձեալ Աստուծոյ		Արիա	958	3 Դ-Շ
գիբըն էր . թագաւորը կօծուէր Աս-		Ասա	955	41 >
տուծոյ մարգարէէ մը և կամ քա-		Նադար	954	2 > -
հանայսապետէն, և այս անձինք կը		Բասսա	953	23 >
դնէին թագն անոր գլուխը և գաւա-		Ելս	930	4 >
զանք ձեռքը կու տային, ի Օր . Ժ. Ե.		Զարրի	929	7 Շ
15, 18-20 Ա. Թագ . Ժ. 14, 21 . Գ. Թագ .		Ամրի	929	12 Դ-Շ
Ա. 39. Դ. Թագ . Թ. 1-6 . Ժ.Ա. 12.		Աքաար	918	25 >
Սաղմ. իԱ. 3. իւր նուիրական պաշ-		Ցողիա	914	25 >
տոնէից ձեռքը կու տար Աստուծո		Ոքողիա	897	2 >
Հասարակաց գործոց վերաբերեալ		Ցողամ.	896	12 >
այնպիսի հրամաններ որ հարկաւոր		Ցողամ.	892	8 >
էին և կը խնդրուէին, և նոյն պաշ-		Ոքողիա	885	4 >
տօնեայք Աստուծոյ իբրնց հրահանգ-		Գոթողիա	884	7 >
ներով և իրատներով կը կատարէին		Րոնակովլ	878	40 >
ազգային գործերոն մածացն և		Ցովաս	856	17 >
կարեռագոյն մասը . Յորչափ ժողո-		Ցովաս	840	16 >
վարդը և թագաւորք կը նայէին Աս-		Ամսիա	838	29 >
տուծոյ իբրև իբրնց զիկոյն, բարե-		Ցերորովմամբ .	825	41 >
նշան և յաջող էին, և երբ խոտո-		Ողիա	810	52 >
րեցան Աստուծմէ, կործաննեցան իս-		(Ամամէջ)	784	12 >
պառ . Ցերկուց թագաւորութեանց,		Չոքարիա	772	6 Դ-Շ
Ցուդայի և Խորայիլ, այս վերջինը		Սեղուում	772	4 >
շուտով և բոլորովին ետ կեցաւ ի		Մանայէմ	771	10 Դ-Շ
Հպատակելոյ Աստուծոյ, ի Մասց.		Փակէիա	760	2 >
ԺԳ. 4-12. ուստի և կորսուեցաւ		Փակէէ	758	20 >
նախ, տեկով երկիրւը յիսուն և		Ցովաթամ	758	16 >
չորս տարի զինի մանչուան Սոյումնի,		Աքազ	741	16 >
975-721 նախ քան զիր . , իննեւտան		(Ամամէջ)	738	10 >
թագաւորք ինն այլկապլ տոչմերէ .		Ովսէէ	729	19 >
Ցուդայի թագաւորութիւնը տեեց		Եղէկիա	726	29 >
երեք հարիւր ութօսուն և եօթը տա-		Ամմարիա	721	
րի յես բաժանամն, 975-588 նախ		Կ'առնուի		
քան զիր . , ունենալով իննեւտան		Մանասէ	697	55 >
թագաւոր ի ցեղէն Դաւթի . Հետե-		Ամնն	642	2 >
եալ ցուցակին մէջ կը տեսնուին մի-		Ցոփսիա	640	31 >
անգամայն Ցուդայի և Խորայիլ թա-		Ցովսկազ	609	3 Դ-Շ
գաւորք ըստ պատմութեան Սուբր		Ցովակիմ	609	11 Դ-Շ
Դրոց, անոնց թագաւորութեան		Ցովարին	598	3 Դ-Շ
սկզբան և անողութեան թօւակա-		Մեղեկիա	598	11 Դ-Շ
նով : Ժամանակագրութիւնն է Ոռու-		Երուսաղէմ	588	
երոսի և վայների որ գրեթէ համա-		Կ'առնուի		
ձայն են իրարու :		Թագաւորաց Գիբքը . Թագաւո-		
րաց առաջին երկու գիբքը որ Սա-		րաց առաջին երկու գիբքը որ Սա-		
մուելի կ'ընծայուին՝ չեն կիսուր ամ-		մուելի կ'ընծայուին՝ չեն կիսուր ամ-		
րողջ անկէ գրուած ըլլալ, քանզի		Ա. Թագ . ԻԵ. գլուխն մէջ կը յիշուի		
Ա. Թագ . ԻԵ. գլուխն մէջ կը յիշուի		անոր մահը, 1053 ին նախ քան զիր .		
Սաղմոնն 1015 40 "		Հաւանական է սակայն թէ մինչեւ		
Ցուդային ԽՄԱՅԹԻ Ն. Պ. ԶԳ. ԹԴ-ԻՐԵՑ		յիշեալ գլուխը Սամուել, զրած է .		
Բորսովամ	975	17 Դ-Շ		
Ցերորովմամ. 975 22 >		իսկ մեացեալ գլուխները կ'ընծայուին		

դայ, 1018 նախ քան զիր. : Թագաւորաց առաջին երկու գիրքը կը պարունակեն Աստվածական Աստվածական, Սաւուզայ և Դաւթի պատմութիւնները, Ասոնց-մէ վկայութիւն բերուած է Նոր կատականին մէջ, Գործ. ԺԴ. 22. Երր. Ա. 5. նաև սազմոսաց և ուրիշ գրոց մէջ հան այս գիրքերն ակնարկող խօսքեր. Աւերջին երկու գիրքը թագաւորաց կը պարունակեն Ցուդուոյի և Խորայիլի թագաւորաց պատմութիւնը միանդամանյ խառն, սկըսելով ի Սոլոմոննէ և վերջացնելով Սեղեկիաւ, տարրեր ի գրոց Մանագրգաց որ Յուդայի թագաւորաց պատմութիւնը միայն կու տան: Այս վերջին երկու գրոց մէջ պարունակուած պատմութիւնը անտարակոյս գրուած էն ի մրոջէ ներշնչալ հեղինակէ, և չեն հաւաքածօյ: Այս կարծուի թէ գրուեցան յառաջ քան զգիրս Մանագրգաց: Ըստ աւագութեան Հրեհց Երեմիա է հեղինակ պյանց գրոց, 620) ին նախ քան զիր. : Մատենագիրն հաւանականապէս իւր նի. թէն առած է երկուց թագաւորութեանց պատմութիւններին զորս գրած էին ժամանակակից մարգարէք կամ քահանայագեաք, Գ թագ. ԺԱ. 41: Տես Մնացորդք: Սուրբ Գրոց այս չորս գիրքերը մեծապէս օգտակար և խրանական են: Այս ցուցնեն մեզ զլիսւլի կատարու մն խռոմանց և ազդարարութեանց Մովսիսի, և իւրաքանչիւր էջ կը հաստատէ ոս աստուածազգեցիկ խօսքը թէ “Տէրոջը երկիւզը սկիզբն է ինսստութեան”:

Թագդաք-Փաղասար, արքոյ Ասորեստանի, հրաւիրուեցաւ Յուդայի Ալքազ թագաւորին օգնել նման ընդդէմ թագաւորացն Ասորուց և իսրայելի, Գ թագ. ԺԶ. 7-10: Թագդաք-Փաղասար եկաւ Պաղեստին, և ծանր հարկ առաւ յԱլքազէ, ուստի և նեղեց զնու բայց չօդնեց, Բ Մնաց. ԱՅ. 20, 21: իսկ Խորայիլի թագաւորութեան գերի տարաւ շատ քաղաքաց բնակիչները, և նոտոյց զանոնք իւր տէրութեան այլեասլ կողմերը, 740 նախ քան զիր., Ա Մնաց. Ե. 26. Գ թագ. ԺԵ. 29, և այսպէս յանդէսոյ կատարեց Ե-

սայեայ մարգարէութիւնը, Ես. Ե. 17. Ը. 4: Կը կարծուի թէ Ցարէք, Աշումի, անունն առ Ովսեայ, Ովս. Ե. 13. Ժ. 6, կը նշանակէ այս թագաւորը թագավաթ-Փաղասար իննեւան տարի թագաւորեց ի Անուէ, և մողոց թագաւորութիւնը Սաղմանասարայ իւր որդւոյն:

Թագունի Երկնից, անուն զոր կապաշտ Երրպակցիք կու տայիրն լուսի, Երեմ. Ե. 18. ԽԴ. 17, 18: Տես Աստարտ:

Թագդազ, շեշտիւն, կը թուի թէ եր զիխաւոր դաշնակից ցեղերուն, և Քողովազոմրայ հետ միարանեցաւ արշաւել Ափդիմի ձորը, Աւեր լեռու, են, բայց յաղթուեցաւ յԱրքահամէ, Մնադ. ԺԴ. 4-16:

Թագես, մականուն Յուդայի ապրելոյն: Տես Յուդայ Բ.:



Թագմօր, որմատիւն, Գ թագ. Թ. 18, քաղաք շինեալ ի Սոլոմոննէ յանապատին Ասորուց, Անապատ Արարիից սահմաններուն վկայ դէս ի գետն Եփրատ, Բ Մնաց. Ը. 4: Հեռու եր մարդոց բնակութենէ, անշն ամայութեան մէջ բարերեր հաղի մր վրայ: Հաւանական է թէ Ասորուն շինեց այն քաղաքը գիրացնելու համար Արեւելից հետ իւր առուտուր, զոր յառաջ տանելու համար

Հարկ էր Ալբարիս այն անջրդի անապատին մէջ սւնենալ աեղ մը, ուր ճանապարհորդք կարող ըլլային գտնել առատ ջուր: Թագմօր էր իր հարկը քան մզն ի հիւսիսոյ արևելից դամասկոսի. Հնաւաւորութիւնը մը որ աւելի քան զկէսն էր հնաւաւորութեան մինչեւ Եփրատ: Սկզբնական անունը պահուեցաւ մինչև ցԱղքբանդր: Աղքբանդր տիրեց այն կողմերը մինչև այս քաղաքը, որ յետոյ փոխելով թագմօր անունը կոչուեցաւ Պալմիրա, թէպէտ երկուքն ալ միենայն բանը կը նշանակեն, պայմիքն “արժմունենաց քաղաք” Պալմիրա 130 ին առնուեցաւ Հռովմայեցիներէն, և իրը հարիր յիսուն տարի եղաւ գաշնաւոր նոցա: Երրորդ գարուն մէջ անուանի թագուհին Զենարիա կը թագաւորէր հանրութ մերձակայ գաւառաց վրայ, մինչեւ որ յաղթուելով տարուեցաւ Ալեքսանդրոսէ ի Հռովմէ իրբէ գերի, երբ Սարակինսոսք յաղթող եղան յարեւլ, տիրեցին այս քաղցին, և կոչեցին զայն միւսանգամ թագմօր ըստ առաջին անուան զոր և ցարդ կը պահէ: Թէ երբ եղաւ աւերակ, սոսուդիւ չի գիտցուիր, բայց հաւանականգէն կը կարծուի թէ այն աւերումը պատահեցաւ մինչդեռ քաղաքը Սարակինսոսց ձեռքն էր:

Անոր այժմու երկութիւն վրոյ այսպէս կը խօսին Վ. Առ և Տառեին, որ պայցելութիւն ըրն հան յամի Տն. 1751. “Հազիւ կրնայ մարդ երեակային քան զայն երեւյթ աւելի միաց գրաւող ըստ մը: Այնատի մեծ թուով կորընթական սիւներ, որսնց մէջ որմէ կամ ուրիշ շինուած շատ քիչ կը տեսնուի, կ'ընծայեն անօիլ որ արդարեւ հիանալի է զանազանութեամբ.” Վ. Առէն առ գիտողութիւնը կ'ընէ: “Աւերակինսոր ծածկուած պայս տեղերը մերթ կը գտնէինք պալատներ յորոց ուրիշ ննացորդ շնոր բայց բակը և որմնանք. մերթ մէհեան մը որպէս արտաքին միւները միայն կը կենային կիսով չափ փած. մերթ ևս արտաքին դաւիթ մը, ճեմելի մը, յաղթական կամոր մը: Եթէ այս յափշտակիչ աեւարաննէն դարձելով մը աշուշները նոյսինք

վար, ուրիշ նոյնապէս զանազան տեսիլ մը կ'ընծայուի մեզի: Որ դի և նոյսինք գետինը, կը դանենք կիսով չափ թաղուած քարեր, ախտաւեզագէսներու բեկորներ, բարաւորներ, աւրուած քանդակներ, բոլորովին եղեեալ գրօշեալներ, կրբեալ գերեզմաններ, ազգեազ պղծեալ բացիններ, նիհուածաց մեծաոր, որոց աւերակիններն արդ նկարագրուեցան, Քիստոնէւթեան առաջին երեք դարերէն են, մինչ անձեւ կոյաբ փլատակաց, հողով և խօսերով խառն, կը պարսմանկեն միայն Աղօղմնեան թագմօրի մատցորները, Քաղաքին արեկեւան կողմէ կայ մերի ըլուրներու ող մը, առորյ ստորոտով շինուած էր քաղաքը, իսկ քաղցին միւս կողմները բաժնաւած էին անապատէն պարոպազմէ: Քաղաքն էր ի սկզբան շուրջանակի իրը տասն մղն, բայց այն տասին աւերեալ է հիմա, որ անոր ընդարձակութեան բաւն ուսչմանները գտնել և սրունել շատ դժուարին է:

Թարածան, ընծոյ, կուռակալ Ասմարիս առ Դարեհիւ, որոյ կուռավարութիւնը կը դովուի իրբէ արդար և մեզմ առ Հընայոյ, Եպք. Ե. և Զ. 519 ին նախ բան դիր:

Թաղում: Հընայք միշտ մեծ փոյթուինքն թաղել իրեց մեռեները, իննոդ. Ի. Ե. 9. Լ. Ե. 29. Անթազ մատը կը համարուէր յետին անարութիւնն և գիրախութիւնն, Ժ. Պ. Զ. Ե. Երեմ. Ի. Ե. 18, 19, ուստի ոչ ոք անթազ կը թողուէր, և ոչ իսկ թշնամին: Բարեպաշտք գթոյ գործ կը համարէին անսերունչ մեռեները թաղել: Արդարեւ անթազ գիրկունք անսերէն ինչ անտառնելը էր չըրէից, որ իրենց երկիրը պղծեեալ կը համարէին, եթէ երբեք մեռելով մարմինը թողուէր ի տես նշաւակի, Բ. Թագ. Ի. Ա. 14, նա մանաւանդ մեռելի մը, կամ ըստ գիպաց մեռելի մը գպած բանի գոյզողն իրբէ պիզծ պարտական էր որբուիլ օրինական արարողութեամբ, Թու. Ժ. Թ. 11-22.

Սուրբ Գրոց մէջ երկու անգամ միայն կը յիշուի մեռել այրել. Սաւուզի և անոր օրդուոց յօշտեալ

մերժիները, Աթագ. ԼԱ. 42, և
ժանտախտէ մը մեռնողներ, Ամովս.
Զ. 40. Սովորութիւն էր մօտաւոր
ազգականաց դոցիւ մեռելցին աշուը-
ները և տալ հմա վերջին համբոյրը,
և սկսանել կոծը, Մննդ. ԽԶ. 4. Ե.
1: Ուրիշ ազգականներ և բարեկամ-
ներ կու գարին մասնակից ըլլալ այս
կոճին որ մերթ կը դադրէր և երթ
նորէն կը սկսէր մինչև յետ թաղ-
ման, Յով. ԺԱ. 19 մեռելց ողբը
և կականիր կը յիշուի Մարկ. Ե. 38:
Առ արևելեայս տակաւին ոռվորու-
թիւն և լատական կանոյք վարձել,
Երեմ. Թ. 17. Ամովս. Ե. 16, որ կը
դովին մեռեալը, Գործ. Թ. 39, և
կողկողագին ձայնիւք և ցնորական
շարժուածով, երբեմն նաև երաժժը-
տական տիրու հուագօք, Մատթ.
Թ. 23, իորին ցաւ յայտնել կը ջա-
նապին, Եզեկ. ԽԴ. 17, 18:

Իսկ և իսկ յետ մահուան, մեռե-
լոյն դիտէր կը լուսոյին և կը դնէին
պատշաճ սենեակ մը, Գործ. Թ. 39,
ապա կը պատէին կտուօք և անու-
շահուս նիւթերով, և դուսիր վար-
շամակ կը կապէին, Մատթ. ԽԵ. 59.
Յով. ԺԱ. 44: Եթէ մարմինն պիտի
զգալուսէր, շուտ կը թարէին, թէ
երկրին տաք կիբային պատճառաւ,
և թէ վասն զի ըստ օրինաց որբուերու
համար մահուան և թազման մէջտեղ
դուն սուրէր կ'անցնէր քոննէչորս
ժամ, Գործ. Ե. 6, 10: Դիմակը պա-
տելէն ետքը կը դնէին դադաղը, որ
էր տախտակամած և կը դրուէր
պատճառակի մը վրայ, զոր չըստ ծայ-
րէրէն բռննելով կը առնէին գերեզ-
ման, Բ. Թագ. Գ. 31. Ղուկ. Խ. 14:
Երբեմն կը դործածուէր մեծազին և
փառաւոր դադաղ կամ գահաւո-
րակ, Բ. Մնաց. ԺԶ. 14. Իսկ թա-
գաւորաց և ուրիշ մեծամեծաց մար-
մինները կը դրուէին նաև փայտա-
կերս արկղերու կամ քարէ տապահ-
ներու մեջ, Աղդամակն և բարեկամնէ
մեռելցին կ'երթային դադաղին ետք-
ւէն մինչև երեքցմանը որ ընդհանրա-
պէս քաղքէն դուրս էր: Երբեմն յետ
յազարկաւորութեան հացիքը յթ կը
արուէր, Երեմ. ԺԶ. 7, 8, և հե-
տեւաւ օրերը աեարք մեռելցին եր-
բեմն երբեմն կ'երթային գերեզմանը

լու, և զարդարել շերիմը դալոր
ծաղկօք, Յով. ԺԱ. 31, սովորու-
թիւն մը որ դեռ կը տե՛ս: Տես և
Զմասել և Գերեզման:

Թամար, որմանէնէ, 1. Կին սնի
քանանացի, մայր Փարէտու և Զա-
րայի, Մննդ. ԼԲ.:

2. Մին ի գառերաց Դաւթի: Տես
Թամար,

3. Մին ի գառերաց Արհանդշմայ,
Բ. Թագ. ԺԴ. 27:

Թամար, 1. Հարճ Եղիքիազու,
որդւոյ Եսաւայ: Այս անունը կը
յիշուի Եղովմայեցի ցեղերուն պատ-
մութեան մէջ, Մննդ. ԼԶ. 12, 22,
40. Ա. Մնաց. Ա. 36, 51:


2. Հին քաղաք Քանանացւոց,
Մննդ. ԼԲ. 12-14, կը կոսուի և
Թամարաթիւ: Յետ նուածման երկրին
Քանանացւոց յիսրայելէ, Թամար
կ'ինար Ցուդայի և Դանայ սահմա-
նին վրայ, Յետ. ԺԵ. 10. ԺԹ. 43:
Երկար ժամանակ մնաց ընդ էշիտ-
նութեամբ Փղշացւոց: Սամիստնի
կիր Թամարցի էր, Դատ. ԺԴ. 1-
5. Բ. Մնաց. ԼԲ. 18: Թամարի ա-
մայի տեղը որ հիմա Դիմոնէ կը կոչ-
ուի երկր մզն հեռու և Զօրայէ,
յարեմոյ հարաւոյ:

Թամար-նարէս, կամ, Թամ-
ար-սարա, Դատ. Բ. 9, քաղաք
յերկրին Եփեմայ, որ եղաւ ընա-
կութեան տեղի և ժառանգութիւն
Յեսուայ, և աեղի թազման նորա,
Յետ. ԺԹ. 50. ԽԴ. 30: Տեղին զըր
Յետու ընտրեց իրէն ընակութեան
համար՝ կը թուսի թէ էր այժմուն
Դիմոնէ, երկիր ցուրա և լեռնային,
կօֆայոյէ յԱնտիպատրիս երթալու
նամբուն վրայ:

Թամարզ, Ասորւոց կուռք, կը
յիշուի Եզեկ. Ը. 14, ուր կըսուի
թէ կանոյք կու լոյին Թամուզի հա-
մար. Ծնդհանրապէս կը կարծուի թէ
Թամուզ էր Փիւնիկեցւոց Ագսենիը,
և թերեն Եփիպտոցւոց Ոսիրիը:
Ադմիսի առասպեկտաւ մայն ու
յարութիւնը, որ կը կարծուի թէ
նշանակ էր արեգական մէկնելուն և
դառնալուն, կը տօնուէր ամառան-
յին արեադարձին ժամանակը նախ
ողբովք, և ապա ուրախութեամբ և
անառակ ինջայիւք:

Թանաք, թագաւորանիստ քազար գանձնացւոց, 8եռ. մթ. 21, յերկրին հասպարու, բայց արուածէր Մանասէի, 8եռ. մթ. 11. իլ. 25. Հոն կայ ցարդ փոքր աեղ մը որ կը կոչուի թառանաք, Յեղայելի դաշտին հարաւային սահմանին վրայ, չորս մզոն գեղի հարաւային արեւելք Մակեդոնիայ տեղէն որ ընդհանրապէս կը յիշուի թանաքայ հետ, Դատ. Ա. 27. Ե. 19. Գ թագ. Դ. 12.

Թաթէ, պյն է հոռոմ արեան, անուն ախտի որ կը պատճառի մանաւանդ թութ կոչուած ուռոցներէ, Բ Օր. Իլ. 27. Ա թագ. Ե. 12.



Թարակա, բոշըտցեաւ, թագաւոր թթովզիյ կամ գուշաց և եգիպտոսի. Այս թագաւորը հօր բանակաւ եկաւ օգնել Եգիպտոսի յորոյ վերայ եկած էր Սենեքերմի, Դ թագ. մթ. 9, բայց Ասորեստանեաց բանակը ջնջուեցաւ յառաջ քան զմտանեն ի ճակատ, Ես. Լի. 19, 712 ին նախ քան զիր. Թարակա է անտարեկս Տարակայն Մանեթովսայ, և Տեաբընն Ստրաբոնի, երրորդ և վերջին

թագաւոր քան և հինգերորդ կամ եթովզական հարաւութեան, կը կարծուի թէ է Ես. Լ. 2 համարին մէջ յիշուած ֆարաւոն, և թէ նոյն Ես. մթ. գիտոյն մէջ նկարագրուած անիշտանութիւնը պատահեցաւ առող թագաւորութենէն ետքը. Թարակա էր հօր թագաւոր, որ կը ափրէր վերին և սորին Եգիպտոսի միանդամոյն, և տարածեց իւր իշխանութիւնը մինչև Ալսիա և մինչև յարձանն Հերոկղի յարկեմուտա: Անուն և յազթութիւնք սորա յիշեալ են հին մեհնենի մը արձանագրութեան մէջ ի Մէտինենէ Ալսու, ի Վրին Եգիպտոսու: Բաստէլինի անկէ օրինակած է անոր գլխոյն պատկերը որ ի վերոյ:

Թարա, որդի հապովրայ և հայր Արքովրայ, Աւանեւ և Արքահամու, Ծննդ. մթ. 21, ծնաւ զԱրքահամ ի հասակի եօթանասուն և երկուց ամաց, յՈւր քաղաքի Քաղցեացւոց: Երբ Արքահամ կոչուեցաւ Աստուծմէ երթալ յերկիրն ալետեաց, Թարա և բոյր տունը գացին անոր հետ ի խառն, ի Միջագետս, իրը 1918 ին նախ քան զիր. Ծննդ. մթ. 31, 32. Թարա նոյն տարին մեռաւ ի խառն երկու հարիւր եօթանասուն և հինգ տարուան: Սուրբ Գիրք յայտնի կ'ըսէ թէ Թարա կռապաշտէր, կամ ժամանակ մը կռապաշտական սովորութիւններ խառնեց ճշշմարիս ասաւուածպաշտամութեան հետ, Յես, Խի. 2, 14. և ոմակը կը կարծէն թէ նոյն իսկ Արքահամ այն զէս ըրաւ ի սկզբան, բայց յետոյ Աստուծած նարհէք ընելով ճանշացաց անոր այնպիսի պաշտամուն ունայնութիւնը, և Արքահամ ազատեց նաեւ իր հայրը կռապաշտութենէ:

Թարրակ, անուն կռոց զոր Աւացիք մուծին ի Սամարիա, Դ թագ. մթ. 31.

Թարրիս, 1. Երկրորդ որդի Յաւանայ, Ծննդ. մթ. 4.

2. Թարրիս, հին քաղաք. Ապահով հարաւային կողմը, կուսատուգուիմիր կոչուած գետոյն երկու բերաններուն մէջտեղ. Էր գաղթականութիւն Փիլենիկեցւոց, և քան զամնայն վաճառաշահ քաղաքու ան-

ուանի իրայիցւոց և ֆիւնիկեցւոց առատութին համար : Թէ Թարսիս յարկմուտա էր, յայտնի է նշնդոց Ժ. 4 համարէն, ուր Թարսիսի հետ կը յիշուին Եղիսա, կիտացիք և Դոդացիք : Տես և Սաղբ : ՀԲ. 10 : Ըստ Եղեկին լ. Ը. 13, էր կարեսր տեղի վաճառականութեան բառ Երևեայ Ժ. 9, Թարսիսէն կու դար արծաթ, երկաթ, անազ և կապար ի վաճառանոց Տիրոսի ֆիւնիկեցիք ի Յապուէ կը նաւարկէին ի Թարսիս, Ցով : Ա. 3, 4 : Եսոյի, գլ. ի. 1, 6, 10, յայտնապէս կըսէ թէ Թարսիս էր Երեկին գաղթականութիւն ֆիւնիկեցւոց : Այս յիշուի ուրիշ հեռաւոր տէրութեանց հետ, Ես. ԿԶ. 19 : Բոլոր այս պարագայք կը յարմարին Սպանիոյ Թարսիսի :

Բայց Սուրբ Գրոց վերյիշեալ համարներէն սմանց մէջ Թարսիսի կը Թուրի առանուած ընդհանուր նշանակութեամբ, իրեւ սրելից հեռաւոր քաղաք ի ծովեղեր Եւրոպայ, և աստի սովորութիւն եղած կը Թուր Թարսիսին աւա կոչել սրելից մէն նաև վաճառականական, հեռաւոր տէղեր նաւարկութեան համար շինուած : Յայտնի չէ ատկաւին թէ նաւք, զոր Սողոմոն շնին տուաւ ի Գառիոն-Գարեր առ կարմիր ծովուն, Ավրիկէի հարաւային կողմէն դառնալով կ'երթային ի Թարսիս Սպանիոյ, թէ Թարսիս առօնուն տրրուած է ուրիշ Հնդկական կամ Եթովպական քաղքին մը, ինչպէս Ամերիկա գտնողներն արեւելան անուններն, Հնդկաստան և Հնդիկ, տուին Ամերիկայի և Ամերիկացւոց : Գ Թագ. Ժ. 22. Ի. 48, 49. Բ Մընաց. Թ. 21. Ի. 36. Ես. ի. 1, 14. Կ. 9 :

Թափելու նույր, քիչ շափով գնիի որոյ մէկ մասը կը Թափուէր ուհն վասյ, և մասցրդը կը արուէր բահանայից, Ել. Խթ. 40. Դ. ես. ի. 18. Թու. Ժ. 5. 7 : Այս նուէրը հաստատուած կ'երեւ ցուցնելու համար թէ բոլոր երկարուոր բարեկ Ասուուծմէ են, նշնդ. Լ. Ե. 14 : Թափիչ, սպիտակացուցիչ կամ լուացարար հանդերձի : Թէ ինչպէս կը սպիտակացնէին թափիչք հա-

դերձները՝ ծանօթ չէ : Գրիտոսի հանգերներն յայլակերպութեան եղան սպիտակ փայլուն, այնպէս որ Երկրիս վրայ Թափիչ մը չկընար ծերմրիցնել, Մարկ . Թ. 2, Թիշուած է նաև թափիչներուն օճառը, Մազ. Գ. 2, և թափիչներու աղիները : Տես Ռուգեկւ :

Թափուա, 1. զարդիս՝ թէփուս, քաղաք Քերոսնի Տիւսիսային արեմուեան կողմը, բլուրներու մէջ, Յես. Ժ. 17 Ժ. 53 :

2. Ուրիշ քաղաք Յուդայի, յարևմտից հարաւոյ Քերոսնի, Յես. Ժ. 34 :

3. Քաղաք Եփրեմոյ և Մանասէի սահմանին վրայ, Յես. Ժ. 8 :

4. Ոմն ի ոտհմէն Քաղերայ, Ա Մնաց. Բ. 43 :

Թափուա, հին թափուակոս, երեկի քաղաք յարեմուեան ափունս Եփրատոյ, և հիւսիսային արեմուեան ծայր սէրութեան Սողոմոնի, Գ Թագ. Դ. 24 : Խրբ վերջին հոււն Եփրատոյ դէպ ի հարու, կարեոր էր այս քաղաքը Սողոմոնի որոյ նպատակն էր արեւելից վաճառականութիւնը ձգել ի Պաղեստին : Այս նպատակաւ շինեց Սողոմոն զիադմօր անապատին ճամբուն վրայ : Թերես այս քաղաքը կը հասկցուի Գ Թագ. Ժ. 16 համարին մէջ, թէպէտ ոմանք հոս ուրիշ քաղաք մը կարծեն մօտ ի Սամարիա :

Թերես, քաղաք Եփրեմոյ մօտ ի Սիւքմ, որոյ ի պաշարման սպանուցաւ Արիմելէք, Դատ. Թ. 50-55. Բ Թագ. Ժ. 21 :

Թեզզրացի : Թէզրէ քաղաք էր յերկրին Ներթաղիմայ, Հոս ծնած էր Եղիսա, Գ Թագ. Ժ. 1. Թէզրէ կը յիշուի անկանոն գրոց միջն մէջ :

Թէլապիպ, աեղի առ Քովբար գետով ի Միջագետս, ուր Ասորեստանցիք լուակեցուցին Հրէից գերութենէն մաս մը, Եղիկ : Գ. 13 Թալլապա անուն քաղաք մը դես կոյ այն կողմերը :

Թէնզոլ, ծառ մշտագ ալար, ձեռվ և մեծութեամբ նման Լոմզպարտիզ կաղամախուցն : Փայտը շատ տակուն է, և կը թուի թէ գրօշերց համար կը գործածուէր, Ես. Խթ. 14 : Կը

կարծուի թէ Առլը Գրց մէջ “մոյր, բառն ուրեք ուրեք գործածուած է փօխանակ թեղօշի, ի թագ. Զ. 5, և պյուր.”

Թեմա, խամայելեան ցեղ և փոքր գաւառ, ի հիւսիսոյ Անապատ Արարից գեղ ի համասկոս, Մննդ. ին. 15. Կը յիշաւի Գեղանայ հետ, ես. իլ. 14. Երեմ. ին. 23, և անուանի էր իւր կարաւաններուն համար, Յոր. Զ. 19. Այս երկիրը տակաւին թեման կը կազուի Արարացիներէն.

Թեման, հորու, քաղաք և գաւառ, յարեկելեան եղովմէա, հոն ընակեցաւ թեման, թռուն հատաւյ, Մննդ. Լ. 9. 11, 15, 42. Ամսու. Ա. 12. Ամք. Գ. 3: Բնակիչք թեմանայ, Մննդ. Լ. 9. 34, ուրիշ Եդովմայեցոց պէս, համրաւեալ էին իրեն երեկոյի իմաստութեամք, իրեմ. իթ. 7, 20. Արդ. 8, 9: Տես և զրանո Եղիփաղայ թեմացւոյ ի գիրս Յորայ:


Թեսաղնմիկեցիս, թռուդր տռ., Ա. և Բ.: Այս թուղթերն առաջինք են ի թռութեա Պօղոսի, և գրուեցան ի կորնթութ, յամի Տն. 52 և 53. Առաջին թռութին մէջ առաքեալը կը յայտնէ իւր ուրախութիւնը Տիմթէսսի բարւոք կայսութեան վրայ Թեսաղնմիկի Քրիստոնէից հաւատքին համար, և կը զօրացնէ զանոնք ընդդէմ հաւատանաց և փորձութեանց որ կրնային գտլ անոնց վրայ, ցուցնելով անոնց Աւետարանին ճշշմարտութեանը համար Առուուծոյ Հրաշալի Վկայութիւնը, Ա. 5-10. Կը խօսի նաև Աւետարանին քարոզիչներուն յատիսութեան վրայ, Բ. Գ. 1. Հ համարէն մինչեւ Գ. Գ. 13, աւետարանական պատուեններուն որբութեան վրայ, Դ. 1-12, և Քրիստոսի և անոր ժողովրդեան յարութեանը վրայ, Դ. 13-Ե. 11: Թուղթին նացեալ մասը գործնական իրատենի են.

Երբրորդ թռութին մէջ Պօղոս կ'ուղղէ սփալանա ինչ յորս ինկած էին Թեսաղնմիկեցիք, մանաւանդ զերկրորդ գուլուտենէն Քրիստոսի Ավցուցնէ թէ յառաջադցին քան զգալուսոն Քրիստոսի պիտի յայտնուել մնացաց մարդը, “Կարաւեան որդին, “որուն գտալը Սատանային պղեցու-

թիւնով է բոլոր զօրութիւնով և նշաններով ու սուս հրաշքներով՝ որ աստուածային իշխանութիւն վարել պիտի մասարերէ եկեղեցւոյ վրայ, “Հակառակորդը հպարտացած ամենուն վրայ որ Առուուած կ'ըտուի Այս կանանացութեան Հառվմայ եղեղմայով վրայ ճիշդ կատարում կը ցուցնէ թէ առաքեալն արգարե Հոգ ովհ Արդյո աղդմամբ գրած է, քանիզ Հոգմի անդիքը իշխանական պահանջումներն յառաջադցին գիտակալ մարդկօրէն անհնար էր:

Թեսաղնմիկէ, քաղաք և նաւահանգիստ յերկրորդ բաժնին Մակեդոնիոյ, Թերմական կոչուած ծային գլուխութ: Երբ Եմիղիս Պալզոս, յետ ամիրելոյ Մակեդոնիոյ, բաժնեց այն երկիրը շրու նահանգ, Թեսաղնմիկէ եղաւ զիխաւոր քաղաք երկրորդ բաժնին, և նիստ Հառվմայեցի կուսակալի և համրակալի մը: Առաջ կը կաշուէր Թերմա: Բնակիչներն են Ցոյն, Հառվմայեցի և Հրեայ, յորոց ամեննեցուն կազմից Պօղոս առաքեալ Քրիստոնէական եկեղեցի մը: Հրեայ բնակիչք քաղաքին շատաւոր էին, և ունին ժողովրդանցու ուր Պօղոս, յամի Տն. 52, քարոզեց անոնց մի զինի միոյ երից ի շաբաթու: Ումանք ի Հրեայ, իսկ ի հեթանոսուց բազումք, ընկայան զաւետարանն, բայց նացեալ Հրեայք Խորհելով նեղել առաքեալը, պաշարեցին տունը ուր կը կարծէին թէ կը լուակէր Պօղոս: Սակայն եղբայր գաղաք յաղաք յաղաքիցին Պօղոսո հանգերձ Նեղպիւ Հրեայ ի ինքան, և այնպէս առաքեալն հանգերձ ընկերան իւրազ զերծաւ, Գործ ծի: Թեսաղնմիկէ, զարգիս Սկետնիկ, հիմա գծուծ քաղաք է, բոլոր մասի իրը 70,000 բնակիչ, որոց մէկ երրորդն Հրեայ է:

Երբ Պօղոս մեկնեցաւ ի Մակեդոնիոյ Աթէնք և կարնթոս երթաւու, Տեղուո գոխանակ իւր զՏիմթէս և զինքա ի Թեսաղնմիկէ, պատուիրելով նաց հաստատել զթեսաղնմիկեցի Քրիստոնէայս ի հաւատու զոր ընդունած էին նորա ի ձեռն Պօղոսի: Պօղոս յետ այնորիկ գրեց երկու թուղթ առ Թեսաղնմիկեցիս: Տես և Պօղոս:



Թերափիմ, գորբ կուռք կամ մաս-
դաշտական պատճերը։ Թերափիներ
ունենալէ և պաշտելէ, և անոնց
պատճամ հարցունելէ մեծամեծ օ-
գուաներ կանչակերն անապաշտ
մարդիկ։ Տես Դ. թագ. իջ. 24. Ե-
ղեկ. Ալլ. 21. Արելեան ազգերը
ասկուին հաւատք կ'ընծային յուռ-
թից և թժժանաց։ Հնո՞ց թերափիները
կը թուի թէ էին առանձին կուռքեր,
և անոնց պաշտօն երրեմն խառնուե-
ցաւ ընդ պաշտամնան Եհովայի,
Դատ. Ժի. Ակ թուի նուև թէ թե-
րափիներէն սմանիք էին մարդակերպ և
մարդահասակ, Ա. թագ. Ժի. 13,
16. Ռաբելի կուռքերը, Ծննդ. Ալլ.
19, 30. Թերափիներ էին Նշյալու-
թառ. Ժի. 5. Ժի. 14, 20. Ոլլ.
Գ. 4.

Թերառ, հայո, Երգ. Զ. 4, քա-
ղըք Քանանացւց, Յես. Ժի. 24,
և ապա ցեղին Մահատէի կամ Եփ-
րեմոյ, և արքայունիոս քաղաք Թա-
գաւարացն Խորայելի յաւուց Յեր-
բագանայ մինչև ի թագաւորութիւնն
Ամբիի, որ շնոր Սամարիա քաղա-
քը։ Սամարիա եղաւ այնուհետեւ
մայրաքաղաք Խորայելի թագաւորու-
թիւնն, Դ. թագ. Ժի. 14, 16. Թեր-
ապիյ բռն տեղը գեն գրացուած չէ։

Թեւելաս, ապատամբ Հրեայ, յիշ-
եալ ի Գամանզիկէլ յամի Տն. 33.
Այս թեգտո իրը սերունդ մը առաջ
էր քան զամազիկէ, Գործ. Ե. 36,
37. ուստի և շփոթուելու չէ ընդ
միւս թեգտապ, յամի Տն. 44, զըր
կը յիշէ Յովիսոս։ Յես մահաւան
Անձին Հերովդի ոչ սակաւ աղը-

տամբութիւններ պատահեցան Հրե-
այ մէջ թեգտո էր նաև հասարակ
անուն, որ Երբայեցերէն Մատթէսոն
անուան կը պատասխանէր, և Յովիս-
ոսոս այսու անուամբ կը յիշէ բարե-
կարգիչ մը որ յաշովութիւն չգտաւ-
և պյրեցա ի վերջ կը թագաւու-
րութեան Հերովդի։

Թեկրէր, Եսթ. Բ. 16, տաներորդ
ամիս Հրեայ նուիրական տարւայն,
և կը սկսէր ի յունուարի, ի սկզբան
լուսնական ամսոյն։

Թեկուէ, Երեմ. Զ. 1, քաղաք
Յուգայ, զարդիս աւերակ։ Էր ըն-
դարձակ բարձրաւանդակի վրայ, Եր-
կանասուն մզսին հետի յԵրսուազեմէ։
Թեկուացի էր իմաստուն կինը զըր
միջնորդ գրաւ Յովար, Բ. թագ. Ժի. 2.
2. Թեկուացի էր նուև Ամովն մար-
գարէ, Ամովն Ա. 1. Թեկուէ Գրին-
տոնեաներ կը ընակէին առ Խաչա-
կրք։ Անապատն թեկուէրի յիշեալ
Բ. Մացարդաց ի. 20 համարին մէջ,
կ'ըրթաց ի խոնարհ գէպ ի Մեռեալ
ծով։

Թենալ, Գորբ անառուն անիսար,
արջոյ ցեղէն, ձմեռները թմրած կը
նոյս, և բաւ տեղն է ցուրտ Երկիր-
ներ, ուստի Պաղեստին չի գտնուիր։
Այս պատճառու սմանիք կը կարծեն
թէ, Եից Խե. 5. իջ. 14. Եղեկ.
Ժջ. 10 և այլուր յիշուած թէՀացի
մորթը, իրրե ծածկայթ խորանին և
ի պէտո կօշկաց, էր մորթ ոչ թէ
ոյս անառունից, պյլ անուկ մը ձըկ-
նարցյ որ կը գանուի կարմիր ծովսն
մէջ։ Գուրըշնարա կը թէ տեսած
էր ծովեզերքը ոպանուած մեծ ձկան
մը մորթյն մասերը որ մէկ մաս
թանձր էր, և զըր Արաբացիք կը
գործածէին հսղաթափ շնիելու։
Այլք կը կարծեն թէ թէՀաց էր երե
վոյրի, այծեման աեռակէն, և թէ
առոր մորթը կ'առանցին Հրեայք յե-
գիպասուէ։

Թեւելիս, ապաստծոսէր, պատ-
ճառաւոր սմբ առ կ'ուղից Ղուկաս
աւետարանիչ իւր աւետարանը և
զգիրս Գործոց Առաքելոց, Ղուկ.
Ա. 3. Գործ. Ա. 1. Այս անձին Գե-
րայ ընդհանրապէս ոս միայն կրիանց
ըսել թէ, հաւանականարար էր ոն
ի պատաւակնաց որ կը բնակէին ար-

տարբյ Պաղեստինու, և թողած էր չեթահոսութիւնը՝ Քրիստոսի կրօնքն ընդունելու համար։

Թթենի թթենի թարգմանուած բառը բռն կը նշանակէ լոյզ, և գործածուած է պարզիսի ծառերու համար որ կը ծորեցնեն բաղսամն կամ խէժ։ Մասնաւոր տեսակները ծանօթ չեն։ Թէպէս սմանք կը կարծեն թէ թթենւով պարտ է հասկալ կաղամախի և կամ ոսւոյ տեսակ մը, թթագ. Ե. 23, 24. Ա Մընաց. Ժ. 14, 15։

Թիզ. Ել. Ի. 16, հեռաւորութիւնն ի ծայրէ րյթ մատին մինչեւ ի ծայր ճկութին երբ մատուցները տարածուած են։ Թիզն իրը ինը մատնաշափ է։

Թիբաս, մին յորդւոց Յաբեթի, որ կը կարծուի թէ էր նախահայր Թրակացւոց, Մննդ. Ժ. 2։

Թիւատիք, քաղաք Լիւդիյ, ի Փոքրն Ասիս։ Բնակիչք Թիւատիք քաղաքի էին Մակեդոնացի գաղթականք. Այս քաղաքն ի սկզբան կը կոչուէր Գեղզպիս և Եւհրպիս, զարդիս։ Ագ Հիսար։ Էր Լիւդիյ և Միւսից սահմանին վրայ, մօտ ի Ղիւկս կամ ի Գայլ գետ, ի մէջ Սարդիկեայ և Գերգամայ։ Աստի էր Յայանութեան սօթն եկեղեցիներոն, մին, Յոյս. Ա. 11. Բ. 18, 24. Միրտանի ներկելու արտւեստին համար նշանաւոր էր Թիւատիք, ինչպէս կը անոնուի արձանագրութենէ մը որ մօտերս գտնուեցաւ հան։ և տակաւին շատ կարմիր կոտու կը զիկէ ի Զմիւռնիս, իրը վաթուն մղոն հեռի յարեմոց հարաւոյ, Գործ. Ժ. Ագ Հիսար աղքատ քաղաք է վեց հազար բնակչոր, որ մեծաւ մասամբ Մահմէտական են։

Թլփատուքիւն, այսինքն յոդուել ըսթենէվ, քանզի այս արտօղութեան մէջ արտաքին մորթը կը յապատէին։ Ասուուած պատուիք Արքահամութլփատի իրը ի նշան ութիւն իւրօյ, և նահապետ հնազանդելով պատուէրին թլփատուցաւ իննունելինամենի, ինչպէս նաև անոր սրբին իսմայլէ, և Արքահամու ասն մէջ ամէն արու, Մննդ. Ժ. 10-12. Ասուուած նոյն

պատուէրը տուաւ նաև Մովսէսի, և անոնց որ կ'ուզէին մասնակից ըլլաւ զատկական զոյին հրամայութեաւթլփատիւլ և կատարել այս պատուէրին այնուհետեւ բարյ արու տղաւոյց վրայ ծննդեան ութերորդ օրը, Ել. Ժ. 44. Ղետ. Ժ. 3. Յոհէ. Ե. 22. Հրեայք միշտ մէծ զգուշութեամբ պահած են այս ութնիքը, և կ'երեի թէ նաև Եգիպտասի մէջ կը կատարէին զոյն, Յեռ. Ե. 1-9։

Ոչ միայն իրայելացիք, այլ և Արքահամէ սերեալ ուրիշ ազգներ, նույկէս Խամայելացիք, Արաբացիք, այլովքն հանգերձ, ունէին թլփատութիւն։ Զարդիս Մահմէտական կրօնքին էական պայմաններէն մին է թլփատութիւնը, և թէպէտ Դ. ուրանին մէջ պատուիրուած չէ։ Կը գործադրուի ուր որ կը դաւանուի այս կրօնքը։ Տեսակ մը թլփատութիւն ունին նաև Հապէչը, և պլեսոյլ ցեղք հարաւոյին Ավրիկէի, ինչպէս նաև սովորութիւն էր առ հին Եգիպտացիս։ Բայց ապացցց չկայ թէ թլփատութիւնը կը կատարուէր տղաւոց վրայ, կամ թէ էր բոդի հանսուր, ազգային կամ կրօնական սովորութիւն յառաջ քան պատուիրելն Աստուծոյ առ Արքահամ։

Հրեայք մեծ անսրբութիւն կը համարէին անթլփատութիւնը, և մեծագոյն թշնամանքն առ նոսաւ էր կոչուիլ անթլփատ։ Պօպս յաճախ էր յիշէ պյոտ անուամբ զշեթ անսատ, բայց ոչ թշնամանաց աղագու։ Հասկմ. Բ. 26, մինչ զշեայս կ'անուանէ թլփատութիւն, ևն։

Հեթանոսութենէ ի Քրիստոնէութիւն գործողներուն վրայ ես ոյս օրէնքը կատարելու վկը մեծ խռովութեան պատճառ եղաւ նախնի եկեղեցւոյն մէջ, Գործ. Ի. Ե. և երկար տեսեց մինչեւ որ հասկցուեցաւ թէ “Քրիստոս Յիսուսով ոչ թլփատութիւնը բան մըն է, ոչ աւ անթլփատութիւնը, հազար նոր սեղծուած ըլլալն է բանը։” Գաղ. Ե. 2, 3. Զ. 15։

Ճշմարիս թլփատութիւնը սրտին է, և “որտիւ և ականջով անթըլւ

Փատուեն անոնք որ չեն ուզեր հնապահդիլ Աստուծոյ օրէկիբն, և ոչ ընդունել զԱւետարանն Քրիստոսի:

Թմբուկ, գործի երաժշտական, ի վաղոց և ստեղ յիշատակեալ, ի Առուր Գիրս, Ծննդ. Ա. 27. Ցոր. ԽԱ. 12. Հրեայք ու կը կոչեին զայն, և այս անուամբ կը հասկային թմրկի ամեն տեսակը: Զերեկի թէ Հրեայք կը գործածէին թմրուկ պատերազմ ներու ատեն, այլ միայն հասարակաց ուրախութեան ատեն, ԱԼ. ԺԵ. 20. ԽԱ. ԽԻ. 8., և հասարակօրէն կահայք կը հարկանէին թմրուկ, ԱՍՂ. ԿԻ. 5.: Թմբուկը կը բացիկանար, ինչպէս նաև հիմա, բոլորակ ըրջանակէ կամ խոզգիտակձև տուփէ, որոյ երկու կողմր կահցունէին մորթ: Թմբուկն կը կափէին նաև բոժոններ կամ մանր մանր զանգակներ: Թմբուկը կը գործածուէր ուրիշ երաժշտական գործեաց հետ, և ատեն ատեն կը զարնուէր թակով կամ ուռամբ: Կարմիր ծովին անցնելէն եարց, Մարմար, քյոր Մովսիսի, առաւ թմրուկ մը, և սկսաւ հարկանել և պարել ընդ այլ հանայս, ԱԼ. ԺԵ. 20: Եթեթայէի դուսացը դիմաւորեց հայրը թմրկօք և այլ նուագարանոց, Դատ. ԺԱ. 34: Տե Երաժշտուրիւմ:

Թարել, մին յորդւոց Յարեթի, Մննդ. Ժ. 2. Թորէլ կը կարծուի նախահայր Տիւրացաց, որ կը բնակէին յարեկենան հիւսիսյին մասին Փոքուն Ասիոյ: Իին գոռ պատերազմող, և կը բերէին գերի և պղնձի անօթներ ի վաճառանոց Տիւրանի, ԽԱ. ԿԶ. 19. Եղեկ. ԽԵ. 13. ԼԲ. 26. ԼԸ. 2. ԼԹ. 1:

Թարելիսայէն, որդի Ղամեքայ և Սելլայի, գտի դարբնութեան, Ծննդ. Դ. 22:

Թուլիք, Թագաւոր Գեսուրայ, ի սահմանս Պաղեստինու և Ասորւոց Երրին: Դաւիթ առաւ կին ասոր գուստոր Մատքա, որ եղաւ մայր Թամարայ և Արիսողոմայ: Արիսողոմ ինդրեց իւր քրոջը Թամարայ անարգանաց վըւժը՝ սպաննելով զԱմսն, և ապա իսոյ առաւ յարքանիս հաւան իւրոյ Թուլիքի, ուր մաց երեք տարի, Բ Թագ. Գ. 3:

Թովիկ, Սաղմ. ՄԸ. 4, 5: Ժող. Ժ. 11. Երեմ. Ը. 17: անձինք որ Հնդկաստան և Եղիպտոս շատ են, և կը պնդեն թէ կարոզ են բռնել, ընտանեցնել և վարել զօն, կարի թունաւորներ անդամ:

Թովլա, որդ, 1. Երեց որդի Խապարայ և զԼւխ ազգատումին, Ծննդ. ԽԶ. 13. Թու. ԽԶ. 23:

2. Դատաւոր Խարայելի ի ցեղէն Խապարայ, քսան և երեք տարի յետ մահուան Արիմելքոյ: Կը բնակէր Սամիր, Եփրեմի լերանց մէջ, Դատ. Ժ. 1, 2:

Թովմա, առաքեալ, Մատմթ. Ժ. 3, անուանեալ Յունարէն Դիդիմոս, այսինքն Եթուուրէ-է, Յովհ. Խ. 24: Եր հաւանականապէս Գայիկիացի, ինչպէս միւս առ պքեաները, բայց անոր ծննդեան տեղը և կոչման պարագաները ծանօթ չեն, Ղուկ. Զ. 13-15: Կ'երեկի թէ Եր բարուք դեմոգրաւ, զերմ աշակերտ Ցիսուսի, անձնուրաց, բայց ոչ գիւրահաւանի, որ և առաջին եղեւ հաւատաւալ առանց ապացուցի Քրիստոսի յարութեանը, Յովհ. ԺԱ. 16. ԺԻ. 5, 6. Խ. 19-21: Ըստ ըանից ոմանց ի հարց եկի գլուխ, Խովմաս գնաց քարոզել ի Հնդիկս: ուրիշները կ'ըսն թէ քարոզեց Քուշանաց կամ Եթովպացւոց որ առ կասպից ծովուն:

Հնդկաստանի մէջ կայ Քրիստոնեայ անուանեալ ժողովուրդ մը որ Թովմանեան կը կոչուի, քանզի ասանք կը պնդեն թէ Թովմաս քարոզեց հոն Աւետարանը: Այս ժողովուրդը կը բնակի ինդոսի կղզիներէն մին, ծովածոցին այս կողմը:

Թովու, Խըւեւ, Թագաւոր Եմաթայ յԱսորիս, դրէեց իւր որդին ինդակից լինել Դաւթի Սուրայի Թագաւորին Աղբազարի դէմ յաղթութեանը համար, Բ Թագ. Ը. 9-11. Ա Մնաց. ԺԸ. 9:

Թորգամա, զաւակ Յարեթի, Մննդ. Ժ. 3: Կը կարծուի թէ յանուն Թորգամայ կը կոչուէր ի սկզբան Ասիոյ այն մասը որ յետոյ կոշուեցաւ Արմենիա կամ Նոյք, Եղեկ. ԼԸ. 15, 16. Այս Երկիրը Երեկի էր իր ձիերուն և չըրիներուն համար: Թորգամացիք այժմու Հոյոց գէս էին աշ-

խատասէր, հանդարտ և վաճառական ժամանակ, որը ժողովուրդ, Եղեկ. Ի. 14.



ԹՈՒԾ. Թզենին հասարակ է ի Պաշտօնին և յարենելո, և լինի պարաբռ և ջով ցամաք և ապառաժ տեղեր ուր ուրիշ տառնկ դժուարաւ յառաջ կու գայ. իւր մեծութեանը և հինգըլթակեայ տերեներուն առատութեանը պատճառաւ թզենին է մին ի հսկանաւոր ծառոց, և պտուղ որ շատ առողջարար է ի կերակուր՝ ընդունելի և պատուական էր Պաշտօնին մէջ: Թզենին էր նաև նրանակ խաղաղութեան և լիութեան, Գ. Թագ. Դ. 25. Միք. Դ. 4. Զաք. Գ. 10. Ցոփ. Ա. 49-51: Թուզը երկու տեսակ է, «կանուխ», և «անագան», կանուխը որ սե և սպիտակ է՝ կը հասնի յամեանն յունիսի, ուր անագանը զոր չորցնելով կը պահեն դուն ուրեք կը հասնի յառաջ քան զօդոսոս ամիս: Կայ նաև երկայն մթագոյն տեսակ մը անագանահաս, որ երբեմն կախուած կը թողուի ծառին վրայ ձմեռն ի բուռ:

Թզենւցն պտուղն է մին յափոժահամ պտղոց արենելից, և յաճախ կը յիշուի ի Սուրբ Գիրս: կանուխ թուզը մանաւանդ շատ կը գովուի, Ես. Ի. 4. Երեմ. Ի. 2. Նաւ. Գ. 12, թէպէս ամառնային թուզն աւելի առատ է, Գ. Թագ. Ի. 7. Ես. Լ. 21: Թզենւցն մասնաւոր յատկութիւնն է որ յառաջ քան զտերեն պտուղը կը սկսի երեկի առանց տալու ծաղիկ: Այս ծառին տերե-

ներն այնպէս անագան կը ցցուին, որ յիրաւի է Քրիստոն խօսք, «Երբ անոր սստերը կը կակուզնան և տերեները կը ցցուին, գտակը թէ ամառը մօտ է, Մատթ. Ի. 32. Երդ. Բ. 13: Պտուղն, ի դաշտութեան, և տանձաձեւ: Կը կարդանք պազարիս թզենի, Ա. Թագ. Ի. 48. Գ. Թագ. Ի. 7. Ա. Մնաց. Ժ. 40: Թզեն պազարտիր հաւանականապէս կողզով կամ կայթի մէջ կոխուած թուզի էին, որ չըրնալով կը լային բամ հոծ մաս մը: Արմաք պյառէն կը կոխուին դեռ յԱրարիս: Անպտուղ թզենին որ չըրացուարնիւ Փրկչին մերց, իրեւ ահեղ ազդարարութիւն անպտուղ հաւասացելոց, կ'երեկի թէ միայն տերեւ տուած էր: Այս ծառը ճամբուն վրայ էր, որոյ պտուղներն ամէն մարդ կրնար ստել, և թէպէտ գեռ կիթոյ ժամանակ չէր, Մարկ. Ժ. Ա. 4, արքան էր սակայն որ ծտան ունենար գոնէ տհաս և կիսահաս պտուղներ: Բայց և պյառէն այն թըզենւցն վրայ ուրիշ բան չկար բուց միայն տերեւ, Մատթ. Ի. Ա. 49:

Թուզը, կը նշանակէ նամասկ, ըստ Նոր կտակարանին մէջ թուզի կը կոչուին յատկապէտ ի ձեւ նամակի գրուածներ զորս առաքեալք և ուրիշներնեալ անձինք գրած են առափնի հաւատացեալս պյառայլ առթիւ, գովելու, յանդիմանելու և կրտսելու համար Քրիստոնեայ եկեղեցիները: Հոգին Սուրբ պյառէս զատշաճ տեսաւ որպէս զի ունենայինք ծշմբրիտ աւետարանին մեծամեծ պատուէրները ոչ միայն իրեւ պտամութիւն գրեալ յաւետարանչաց, պյալ և ընտաներար յարմարեալ հանապարորդ կինաց մէջ ծագելի թժուարին ինչորոց: Պէտք չէ կարծել թէ առաքելոց ձեռք չարադրուած կամ անոնց թելադրութեամբը իւրմբագրուած որեիցէ զիր կամ ողդ էր յաստուածուստ տուեալ և կամ յարմար պահուելու առ յապայս: Տես Ա. Կոր. կ. 9. Կող. Գ. 16: Աստուծոյ ամենափնամ աջով պահուածին մասն գրուածները միայն որ ներշնչեալ էին, և յորց օգտակար իրատներ հանուած են և

կրնան հանուիլ, իրեւ ի մշանջենաւ-
սը սահմանադրութենէ կամ օրի-
նագրէ հաւատոց և բարուց: Գեղը
է գիտնալ սակայն որ միենյն օրէնք
կամ իրատը միւնյն ինդրոց լուծ-
մանը կրնան ծառայել: Եթր նոր
կտակարանին թուղթերէն մին կը
կարդանք, պարտինք նկատել թուղ-
թին առիթ տուող գէպքը, զպա-
րագոյս անձանց առ սրս ուղղեալ է
թուղթը, ժամանակը յորոց գրր-
ուած է, գրուածին թողհանուը նը-
պատակը, ինչպէս նաև այլկեպը հա-
մարներուն կամ փառակրուն բուն
դիտումը: Պարտինք նկատել նաև
գրողին ոճը և եղանակը, ըսկըուն
կերպը, մասնաւոր արդիւնքը զոր գը-
րոց յառաջ բերել կ'ազէր անոնց
վրայ առ սրս կը գրէր, ի որոց խառ-
նուածնյան, սովորութիւններուն, ընդ-
հանուր սկզբանց և յոյնժամու վի-
ճուկին յարմարուցած է իւր փառ-
աերն, այլովքն հանդերձ:

Նոր կտակարանին գիրեկրէն քառան
և մին թուղթեր են. չորեկտասանն՝
ի Պօլոսէ, մին՝ ի Յակոբայ, երկուքն՝
ի Պետրոսէ, երեքն՝ ի Ցոփհաննէ, և
մին՝ ի Յուդայէ: Որովհետև այս
թուղթերը դրած են նոր կտակար-
ասնին մէջ առանց նկատելու անոնց
ժամանակագրական կարգը, անոնց
ընթերցումը մեծ շփոթութիւն կըր-
նայ տալ, ուստի և յաւարոյն է
կարդալ զանոնք, եթէ հնար է, այն
եկեղեցներուն, առ սրս ուղղեալ
են թուղթերը, Գործոց առաքելոց
մէջ յիշուած պատմաթեան հետ ի
միասին: Այսպէս կրնայ ընթերցուց
գունել նաև թուղթերուն ժամա-
նակագրական կարգը որուն միտ զը-
նել արժան է, ինչպէս նաև թուղ-
թը գրողին պարագաներուն որ կըր-
նան գուշակուիլ, քանզի, ինչպէս
ընական է, գրողին յայնժամու զգա-
ցումներն անտարակոյս տպաւորու-
թիւն կամ ազդեցութիւն ըրած են
դրուածին: Թուղթքն ուղղեալք ի
Ցոփհաննէ և ի Յակոբայ, ի Պետրոսէ
և ի Յուդայէ առ Հրեայս յրութեալ
շատ տարրեր են ոճավ Պօլոսի թուղ-
թերէն առ հեթանոսս, ուստի և
միենյն բանին չեն կրնար ծառայել.
Պօլոսիներն անշուշտ կը պարսկա-

կեն խօսքեր և կ'ակնարկեն գէպքեր
որ աւելի ծանօթ և ընտանի էին
բաւն նախնի ընթերցողներուն քան
յետնոց:

Թուլմիմ: Տես Ումիմ:

Թուլոց, Գիրքը, պապէս կոյոււած
է, զասն զի առաջին երկ գլխոց
մէջ կան Հրեկից և Ղետացոց աշ-
խարհահամարը որ եղաւ մասհաւո-
րապէս յետ շիտութեան ե կանգ-
նման խորանին: Գիրքին նացեալ
մասր կը պատմէ խորպիեցուց չուն
ի Ամիայէ, և անոնց թափառին ա-
նապատախն մէջ մինչեւ հասան Մո-
վարու սահմանը: Թուլոց գիրքը գըր-
ուած է ի Մովսիսէ, Էջէ ին նախ
քան գիրը ., և է չորրորդ գերք հըն-
դամատենին: Տես Ելք:

Թուլում: Մազմէս ուրիշ անասնոց
պէս նաև թաշունները կը բաժնէն ի
սուրբ և յանապահը: Առաջիններն ու-
տելի էին, վերջինները՝ ոչ Այս խըս-
րութեան ընդհանուր պատճառն այս
է. այն թաշունք որ ընթեղվն կամ
սերմ կ'ուտեն՝ սուրբ են, իսկ անոնք
որ մասկեր, շաղղակեր և ձկնակեր
են՝ անսուրբ: Տատրակ, աղաւնուց
ձագ և թերեւս ուրիշ տեսակ թըր-
չուններ, ըստ օրինաց Մազմիմի, զո-
հելի էին, զետ. Ե. 7-10. ԺԴ. 4-
7. Ղուկ. Բ. 24:

Մէծ գժուարութիւն կայ ճշգիւ
որոշելու, Ղետ. ԺԱ. 13-19, և Բ
Օր. ԺԴ. 11-20, արգելեալ թաշնոց
այլկեպը տեսակները, և անսոնց կր-
պայիցերէն անունները թարգմանել: Տեղեկութիւնք զորս ունինք անսոնց
վրայ կը գտնալին մեր Աստուածա-
շունչի թարգմանութեան մէջ անսոնց
արքուած անուանց յօդուածներուն
մէջ:

Մազմէս գութ և կարեկցութիւն
առգեցնելու համար Հրեկից, կը պատ-
ուիրէ անսոնց որ, երբ թաշնոյ ըշյն
կը գտնեն, ձագը և մայրը միանգա-
մայն շառնուն, այլ աղասի թողլով
մայրը, ձագը միայն առնուն, Բ Օր.
Ի. Բ. 6, 7.

Երգեցիկ թաշնոց համար վանդակ
յիշուած է Երեմ. Ե. 27, նոյնպէս
վարմ, Առակ. Ե. 23. Ժողով. Թ.
12: Գիշակեր թաշունք նշանակ էին
աղականիչ զօրաց, Ես. ԽԶ. 13. Ե-

բեմ. ԺԲ. 9. Նղեկ. ԼԲ. 4. Յայտ. ԺԹ. 17-19. Կրոսովի նաև պլատանորէն թէ Առուուած կու գոյ ի պաշտպանութիւն ժողովութեան իւրոյ արագութեամբ արծուս, Ես. ԼԱ. 5.

Ժ

Ժամ. Ժամ բառն ի Սուրբ Գիրս կը նշանակէ զմին երկոտասան հաւատար մասանց, յորս բաժանեալ էր տիրը կամ ցերեկին, ի ծագելոյ արեգական մինչև ի մտանել նորս, և էր հարկաւ տարրեր երկայնութեամբ յայլեալը եղանակս տարւոյ, Մատթ. Ի. 3-6. ՅԵՒ. ԺԱ. 9. Տիւր բաժնելու պյա կերպը կար Հրեկց մէջ գոնէ յետ գերութեան, և թերեւ աւելի կանուի, Դաս. Գ. 6. Ղ. 19. Երրորդ, կեցերորդ և իններորդ ժամը որոշեալ ժամանակ էին աղօթից, Գործ. Բ. 15. Գ. 4. Փ. 9. Սակոյն ի սկզբան տիւր կը բաժնուէր չորս մաս, այսինքն, ուսուութ, ունանեն որ կը սկսէին ի կիսոյ ժամանակին որ էր ի մէջ առաւոտուն և միջորէի, Գիշեւոյ, այսինքն կէս օր, և երեխա, Կ'երեկի թէ նաև Յոյնք ի սկզբան այս կերպով կը բաժնէին տիւր, բայց նախ երկը մաս. յետոյ յանելին չորրորդը, Նախկին Երրոյնեցիք, ինչպէս նաև Յոյնք, կը թուրի թէ բաժնած էին նաև գիշերը երեկ մաս կամ պահ, այսինքն՝ առաջին պահ, Ողբ. Բ. 19, միջին կամ երկրորդ պահ, Դաս. Լ. 19, և այդ կամ երրորդ պահ, Խ. Ժ. Փ. 24: Բայց երեւ Հրեւոյք հպատակ եղան Հովմանցեց, առին գիշերը չորս պահ բաժնելու Հավիմէկան սովորութիւնը, այսինքն երեկոյ, կամ առաջին բառորդ յետ մտանելոյ տրեւուն, մէջ գիշեր կամ երկրորդ քառորդ որ կէս գիշերուն կը վերջանար, հաւատիս կամ երրորդ քառորդ որ կը սկսէր կէս գիշերէն, և զաղորդայի կամ չորրորդ քառորդ որի մասն էր նաև արշայոյը, Մատթ. Փ. Դ. 23. Մարկ. Զ. 48. Ք. 35. Ղուկ. Ժ. 38: Բայց գիշերն ի քուն ակցունող մարդուն իւր մի վայրկեան կը թուրի գիշերուան մէկ պահը, Մաղմ. Ղ. 4. Նոյնչափ կարճ է մար-

դուս կեանքն առ յաւիտենականութեամբ:

Ժամանակ: Բաց ի սովորական գործածութենէ, Սուրբ Գիրը ժամանակ բառը կը գործածեն երբեմն իւր տարի, զորօնիակ առ Դանիելի, Ղ. 16, կամ իւր մարգարէական տարի, որ կը բազկանար երկը հարուստ է յիսուն բնական տարիներէ, իւրաքանչիւր օր իւրեւ մէն մի տարի տունելով: Այսպէս Դանիելի իւ. 25, և Ժ. 7 համարներուն խօսքը, “Ժամանակ մը, ժամանակները ու կէս ժամանակ”, կը թուրի նշանակել երկը ու կէս մարգարէական տարի, կամ 1,260 բնական տարի: Այս միջնոցն ուրիշ տեղ կը կոչուի “քառասուն և երկու ամիս”, իւրաքանչիւր ամիս երեսուն տարի հաշուելով, Յայտ. ԺԱ. 2, 3. ԺԲ. 6, 14. ՃԳ. 5:



Ժանտարզենի, զարմանալի ծառ, որ կը թուրի ունենալ թթւնւոյ և թզենւոյ բնաւթիւն միանգամանցն, թթեննւոյ նման է տերեկներով, իսկ զողովը թզենւոյ: Նախտէն այսպէս կը կարագրէ ժանտարզենին. “Եղիպատոս պյլեալը տեսակ թուրզ կայ, որ իւրամեծ կը տարրերին, մանաւանդ մին շատ տարրեր է միւսներէն, իման ժանտարզենւոյն թուրզը, զոր Արարագիք կ'սկզ կ'անուանեն: Ա. Ա. պինի թզենւոյ մը վրայ երաւ Զաքէսս տենանել Փրկիչը որ Երիքովէ զիթի անցնէր, Ղուկ. Ժ. ու կ. Ժանտարզեննին նման է կաղամախտոյ, և իւր պտուլը կը բերէ տարրեր կերպով քան զայլ ծառոս: Պտուլզներն ունի իւր բունին վրայ, Բանեն կը բունին շղեր իւրազի կոթերու պէս, և այն

շնչերուն ծայրերը կը բուռնին պրտուղք իփս առ իմաս իրեւ զողկվաց խալզոզյ ։ Մաւը միշտ կանչէ, և ատրին քանի մը անդամ՝ կուտայ պառող, քանզի տեսած եմ ժամանաթզենի որ երկու ամիսն անգամ մը պատուղ տուած է։ Ժանատաթուզն ունի բուն թզոյ ձեւն ու հուր, բայց համով շատ ատրեր է ի թզոյ, քանիզ ունի անտիորժ անտշլոթիւն։ (Տես Ալմովս . ի. 44.)

Գոյնն է կարմրաթզն ճեղին և ունի սուսեր ի գոյն մարմնոյ ։ Պատզն մէջը նման է բուն թզոյ, բայց թխագոյն, գեղին պիսակիներով։ Այս ծառը հաստրակ է Եղիպատոս։ Աղքատ բնակիչք մեծաւ մասսամբ ասոր պաղզվը կ'ապրին։

Ժանատաթզենին ունի լայն բուն, որ գետնէն քանի մը մատ միսյին վեր կը բաժնուուի չին կամ վեց հաստ ծիւզերու։ կը անկուի ճամբու վրայ, մանաւանդ երկճիւղ ճամբաներու վրայ, և սուսւար արթմատներ կ'արձակէ գետնին մէջ ամէն կոզմ, պյնովէն որ հաստարմասա զօրսթեան կողմանէ շատ քիչ ծառ կրնայ մրցիլ ասոր չեա։ Գ թագ. Ժ. 27. Ա Մանց . ի. 28, և Բ Մընաց . Ա. 13 համարներէն յայտնի է թէ այս ծառը շատ շատ հաստրակ էր Պաղեստին։ Որթոյ հեա յիշուելը, Սոոզմ. Հը. Ա7, ինչպէս նաև Դաւթի վերակացու կարգելը ժանատաթզենույ տունկերուն վրայ, կը ցուցընեն թէ ինչպէս զարդիս նյյնովէս անատեն յարգի էր այս ծառը։ Խ. Թ. 10 համարէն կը տեսնուի որ ժանատաթզենույ փայտը կը գործածուէր շնչառածները, և թէպէս այս փայտը ծակասէն էր ըստ նմանութեան սպնդոյ, էր սակայն գիմացկուն և տեսական։ Մը. Շատ Եղիպատոսի գերեզմանները և մումբանները նկարագրենով կըսէ թէ գառա մումիսիի արկղներ և փոքր քառակուսի առափեր որոց մէջ անեակ տեսուկ պատկերներ կային և դրսած էր կը բաժան յանասից իւրաքանչիւր մումբայի։ Այս արկղեր և առաքք ժանատաթզենույ փայտէն ըլլալով, իբր երկը հազար ատրիէ չեաւ պահուած են ամբողջ և անեղծ ի փառութենէ։

45

Ժանատաթուտ, թէ Երրայշեցերէնի և թէ ուրիշ եղուաց մեջ կը նշանակէ ամէն տեսակ ափս և աղէտը, բուն ժանատափտ պյսինքն որտեսութիւն նշանակող Երրայշեցերէն բառը տարափոխիկ հիւանդութեանց ամէն տեսակը կընոյ նշանակել։ Մարգարէք բնդհանրապէս սուրբ, ժանատափտ առ և սովոր միանգամնյին կը յիշէն իրեւ երկը աղջուոք որ հասարակօրէն մէկտեղ կու գան։

Խոյլ կամ պալար պատճառաղ ժանատափտը, որ վերջին դարուց մէջ շատ աղետալի եղաւ յարեւելս, հիւանդութեանց սոստկագոյնը և աւելի տարափոխիկն է։ Ժ. Դ. գարուն ճարակեցաւ Երրոպա, Ասիա և Աֆրիկէ, և կը կարծուի թէ երկը արբուն մէջ իբր 25,000,000 մարդ մեռաւ այս ախտնի։ Ասիական մազդացաւի պէս նաև ժանատափտը մեղաց պատճառաղ աշխարհ մննող աղետից շարագոյնն է, և կընոյ Ասւրը Գրոց մէջ յիշւած հարուածներուն նման համարուիլ, Ել. Թ. 44.

Ժառանգութիւն։ Ժառանգութեան օրէնքն առ Երրայշեցիս շատ պարզ էր։ Մարդ մը կընալ հողային սոացուած մը յերաշիի դնել, բայց վաճառել ոչ, թու . Լ. Զ. 6-9. Տես Սոբրեւեան. Զեր հնար սումք մշտին յինաւոր իրաւունք ստանալ ստացուածքի մը վրայ, բայց եթէ ժառանդութեամբ կամ յաջորդութեան ուղիղ գծիւ Երիցադշոյն որդին սուներ կրկին մատ ի ժառանգութեան։ Աղջկունք հողային ստացուած շանէին, բայց երբ մարդ մը սուստը չէր թողարք, զուսուը կը ժառանգուէր, սա պայմանական որ պիտի ամուսնանար հօրը ցեղին մէկուն հեաւ։ Անորդի մեանողի կալուածները կ'իւնային անոր աղդականներուն, ըստ օրինացն որ է թու . ի. 8-11. Ըստ Մավիսական օրինաց կտակք աւելորդ էին, բայց առա ուրեմն մուծան, Գաղ. Գ. 15. Երբ . Թ. 17. Երրեմն առ կենածանութեամբ հօր կը բաժնուէր ժառանգութիւնն առ սոգիս . պյսիւս անառակ որդւոյն առակին մէջ հայրն իբր ժառանդութիւնը բանինց երկու սրգիներուն, Ղուկ . Ժ. 12.

Ժաղավարան, ուրի ուր կը կատարուեին Հրեկից կոնսական պաշտամունք՝ Որոգիւտեև Հին կոսակարանին մէջ ժողովարան յիշուած չէ, մէկնիշներէն շատերը կը կարծեն թէ Հրեկայք սկսան ժողովարաններ ունենալ այլեայլ տեղեր յետ գերութեան, իսկ յառաջ քան գգերութիւնն առաւածային պաշտամունք կը կատարուեին բացօթեայ տեղեր կամ մարդարէից տուենքը, Տես Դ. Թագ. Դ. Հ. Յազմունին 8 համարին մէջ յայտնի չէ թէ ժողովարադմանուած բառը կը նշանակէ աղօթատեղի, որպիսի էին ժողովարանք յետ գերութեան, ժողովարանք, ոյս նշանակութեամբ, այսինքն իրեւ ժողովատեղի կրօնական պաշտաման համար, Քրիստոնի ժամանակը շատ կոյիին: Ժողովարանք կը շնուռէն այնպիսի տեղեր ուր կը գտնուեին գոնէ տասն չափահաս, ուսեալ, բարեպատճե և բաւական հարսւաս անձինք որ կընային գալ յունիդրութիւն հոն կատարուած աստուածային պաշտաման: Քաղաքներու մէջ այլեայլ ժողովարաններ կոյիին, և գերութենէն քիչ ժամանակ ետքը անմանց օգտակարութիւնն այնպէս յայտն եղաւ, որ բոլոր երկրին մէջ բազմացաւ անոնց թիւր, և էին սրբէս թէ թաղպին նկենեցիներ Հրեկից ժողովարանք համար: Ժողովարանաց թիւր կ'երեի թէ շատ էր, և որոշետե ժողովարան մը կանգնել մէծ բարեպաշտական գործ համարուած էր, Պուկ. Ե. 5, կամ իր անցագիր երկինք երթալու, պէտք չէ զարմանալ լսելով թէ ժողովարանք անդր քան զակոտ բազմացան, այնպէս որ Երւուացեմի մէջ միայն անոնց թիւր չէր պահան քան 460 կամ 480: Ընդհանրապէս կը շնուռէն բարձր տեղեր և երկու մաս ունեին: Նեսուածին արևմաեան մասին մէջ էր արկղը ուր կը գրուէին օրէնքին գիրքը և մարդարէներէն հատաւածներ, և կը կոյուէր ասաբար՝ պատույ աղադաւու: Միւս մասն ուր ժողովուրդը կը հաւպուէր կը կոշտէր մարմին ժողովարանին: Ժողովուրդը կը նուաէր կամ առաջար գարձուցած,

իսկ երիցունք դէպ ի ժողովուրդը դարձած կը նստէին: Երիցանց և ժողովրեան մէշանդն էր բեմը կամ դրակալը, երիցանց նոտարանները բարձր էին քայլոցն: Զայս կ'ակնարիէ ժողովարաններուն մէշ առջին աթուներ՝ խօսքը, Մատթ. Իգ. 6: Կանանց անդն էր զատ վերնաւուն վանդակապատ:

Ժողովարանաց պաշտօնեայք տամն էին, և վեց աստիճան կը բաժնուէին: Առաջնին աստիճանի պաշտօնեայք էին ժողովրդապետը որ ժողովարանին պիտոյքը կը կարգադրէին, և արտօնութիւն ունեին խօսել առջողովուրդն: Ամէն ժողովարան ունէր երեկ ժողովուրդապետ Մր. Լոյդ-Փուտ կը կարծէ թէ ժողովրդապետը ունեին տեսակ մը քաղաքական իշխանութիւն, և էին խսնարհադպն աստիճանի դատաւորը, որոց առեանը կը շնչառէր ընդհանրութիւնը: Խորհուրդ երից, „և ասոնց պաշտօնն էր դատել կրօնից դէմ ման մանիր յանցանք, նաև որոշել ժողովարաններին անգամներուն մէշտեղ ծագած վէճներ պարտուց և փոխաց, գողութեան, սպանութեան և այլ սոցին նման ինդրոց վրոյ: Թիերես այս պաշտօնեանները կ'ախնարկուին Ա. Կորննթացոց Ձ. Գլեյշն 5 համարին մէջ. Տես Դատաստան: Երկրորդ աստիճանի պաշտօնեայ էր “Ժողովարանին հրեշտակը”, կամ ժողովրդական պաշտօնեայն, որ կ'աղօթէր և կը քարոզէր: Ասից եկեղեցեաց հովիւններուն արուած “հրեշտակ” անունը, Յայտ. Բ. 3, այս պաշտօնեանները կ'ախնարիէ:

Ժողովարանին մէջ կընահան պաշտօնը կը կատարուէր ոս կերպով: “Ժողովարանին հրեշտակը”, կ'ենէր բեմը, և կը կատարուէր հասարակաց աղօթքը, մինչ ժողովուրդը, որ առաջ նոտած էր, ելելով, ոռքի վը բայ մտիկ կ'ենէր վայելուչ գրիւր և ջերմեանդութեամբ, Մատթ. Զ. 5. Մարկ. ԺԱ. 25. Պուկ. ԺԲ. 11. 13: Աղօթքը թիւն ինձետառն էր, և ի վախճանի աղօթից կը կարգացուէր նզպքը: Յնապահ կը կարգոյին իրենց գրապահակները, և ապա կու գար օրինաց և մարդարէից չն-

Թերցուածը: Օրէնքին ընթերցուածը բաժնուած էր յիսուն և չորս յօդուած, ընդ որս կից էին իւրաքանչիւր յօդուածի պատասխանող մասունք մարգարէութիւններէն. (տես Գործ. ԺԳ. 15. 27. ԺԵ. 21. և այս յօդուածները կը կարգացուեին մի ըստ միջնէ ամէն շարաթ, պյառէս որ ամբողջ ընդերցուածը մէկ տարի կը տեսէր: Յետք դարձին ի գերութենէ, օրէնքը և մարգարէները կարգացող թարգմանիչ էր, Նէեմ. Ը. 2-8, որ ընթերցուածը կը թարգմանէր ժողովրեան այս ատենուան լեզուաւոր էր Ասորերէն մը բարձանար Սուրբ Գործ մէկ մասին մեկնութեամբ և անոր վրայ քարոզով, Մերթ մէկ պաշտօնեայ միայն կը կատարէր այս բաները, և մերթ այլևայլ պաշտօնեայք որ առաջիկայ էին պաշտաման: Ընթերցողք անտարակդյու կը յիշէն աւետարանին մէջ պատմուած նշանաւոր գէպքը, թէ ինչպէս Յիսուս այս սափութենէն առիթ առնելով քարոզէց իր հայրենակիցներուն, Պատկ. Դ. 21, թէպէտ աւետարաններուն մէջ կը յիշուին ուրիշ օրինակներ Յիսուսի և առաքելոց վարդապետելուն ժողովարանաց մէջ: Տես Մատթ. ԺԳ. 54. Մարկ. Զ. 2. Ցով. ԺԲ. 20. Գործ. ԺԳ. 5. 15, 44. ԺԴ. 1. ԺԵ. 2-4, 10, 17. ԺԲ. 4, 26. ԺԹ. 8: Պաշտօնին վախճան կը տրուէր համաօտագոթքով կամ օրէնութեամբ մը:

Հրէից ժողովարանները կրօնական պաշտօնատեղի կամ աղօթանոց միայն չէին, այլ և դատաստանաբարան այս դատերուն համար որ կ'իշնասին ընդ իրաւառութեամբ իրից իրոհուրդին, որ վերը յիշուեցաւ: Այսպիսի դատերու մէջ ժողովին կողմէն յանցաւըստ դէմ առուած վիճուը երբեմն կը գործադրուէր նոյն իրկ իրոհուրդին տեղը, ըստ սփըրութեան արկելից ուր պատիքք այս միուկ արագ արագ կը տրուէին: Ուստի յիշուած կը գտնէնք ժողովարաններու մէջ ծեծ և ձաղկում, Մատթ. Ժ. 17. Մարկ. ԺԴ. 9. Գործ. ԻԲ. 19. ԽԶ. 11. Բ կարծիք. ԺԱ. 24. “ժողովարանէն գուրս ձգուիլուն կամ

բանադրուիլ Հրէից եկեղեցիէն և դրկուիլ ազգային առանձնաշնորհութիւններէ, մեծագոյն պատիք էր, Ցով. թ. 22. ԺԲ. 42. ԺԹ. 2: Նաև առ մեզ Հրեայք ժողովարան կը շինեն ուր որ բաւական շատուր են, և շարպաթ օրիբը կը ժողովսին հնա կրօնական պաշտաման համար, որ կը կատարուի պատիք: Հին. Կոտակարտոնէն մասներ կը կարգացուին կամ կ'երգուին հին Երբայսական լեզուաւ, թէպէտ այս լեզուն մեռեալ է, և այն լեզուաւ խօսող Հրեայ շատ քիչ կը գտնուի: Երսւաղեմի ժողովարանց մէջ, որ հիմա ինն կամ տանեն թուով, ումանք այն Հրէից համար են որ կանխաւ Սպանիացի էին, ումանք ևս Գերմաննացի Հրէից համար են, են, ինչպէս որ առ կենանութեամբ Պաղանելոց, կերպենացւոց, Աղեքսանդրացւոց և պյուր համար, Գործ. Զ. 9:

Ժամագալու, Գիրք-, և մին ի գրոց Հնյ կոտակարանին, և ընդհանրապէտ կ'ընծայուի Սողոմոնի: Բաղդատ կ թագ. Գ. 12 ընդ ժողով. Ա. 16, և Գ թագ. Ժ. 21, 27 ընդ ժողով. Բ. 4-9, ինչպէս նաև Գ թագ. ԺԱ. 3, 4 ընդ ժողով. Ծ. 26, 28: Ժողովող կը թուի գրուած ի Սողոմոնէ անոր ծերսութեան ատենը, երբ Սողոմոն ազատած էր կուտապշտեան, զեղանութեան, զեղանութեան հրապարաններէն, այսինքն իրը 977 ին նախ քան դիր: Վ ժողովողի գիրք ճառ է Եղիշարիտ իմաստութեան վրայ, կը պարունակէ առանձին կանոններ զորս կը լուսաւորի Աղօմոնի իւր անօրինակ փորձառութեամբը, և մարդկային կենաց վրայ իմաստուն դիտողութիւններով: Բոլորը յայն կը յանդի թէ ամէն երկրաւոր հաճյք ունայնութիւն է, և թէ կոյ հաներեկնեալ կեանք մը լուսադյուն քան զարդին, և թէ միմիայն Եղիշարիտ իմաստութիւն է “վախնալ Աստուծեմ և անոր պատուիրանքները պահէլ”: Այս է, կ'ըսէ Սողոմոն, իր բոլոր խօսքին վախճանը, ժողով. ԺԲ. 13: Այս գիրքը կարգացող զգուշ ըլլալու է հետեւութիւն հանել պահճին առանձին իմաստաներէն, և

պարտի գիտել ամբողջ գեղըն ընդ-
հանուր նպատակը և զօրութիւնը.

Ի

իգիրաւն, բուշբռ, Ղետացի մը,
տաճարին երաժշտաց գլխաւորներէն
մին, Ա. Մնաց. Ժ. 38-42. իգի-
թունի տոհմը կը վարէր նոյն պաշ-
տօնը, Բ. Մնաց. Լ. 15. Նէեմ.
Ժ. Ա. 17. Ասոնց մէկուն անունը կը
յիշուի Լթ. կթ. և Հ. Սաղմանաց
վերնագրին մէջ. Տես Ասափ.
իրամար, չըրորդ որդի Ահարոնի,
նուիրեալ ի քահանայութիւնն, Ալ.
Զ. 23. Թու. Գ. 2, 3. իթամարաց
տոհմը հսկ կը աննէր իորանին ա-
նապատին մէջ, Ել. Լ. 21. Թու.
Դ. 28. Այս տոհմէն ոմանք, ինչպէս
Հեղի, Աքիտովք, Աքիա, Աքիմե-
լքը և Աքիամար, եզան քահանայա-
պես, բայց առ Սոյումնին քահա-
նայուպետութիւնը տրուեցաւ Եղիա-
զարու առաջին, Գ. Թագ. Բ. 27, 35.
Տես Աքիտաք.



իժ, ազգ օձի, նշանաւոր թղյին
սառակութեանը համար: Կ'ըսուի թէ
իժը գաղտններուն մէջ վասակարա-
գյններէն մին է: Ռուսի և է նշա-
նակ կամ օրինակ շարադրյն և վա-
սակարագյն իրաց, Յոր. Լ. 16. Ես.
Լ. 6. Քրիստո և Յագհաննէս Մկրտ-
չիւ իժ կոչեցին Հրէկը մէջ գառ մը
մարգիկ, Մատթ. Գ. 7. Ժ. 34.
Իդ. 33. Ղուկ. Գ. 7. Պողոս ի Մե-
լիսինէ (Մալթա) անվաս նաց իժի
մը խայթուածէն, մինչև կարծել
բարբարսաց թէ տառուած մեն էր
ի կերպարանս մարդոց, Գործ. Ին.
3: իժի մէկ աեւակն ի հիւսիսային




Ափրիկէ, թէ և ոչ շատ աւելի քան
մի ոոք, կը համարուի հոն շարագյն
քան զայլ օճա, և Հասկելուիսդ ա-
նուն ճամբրորդ մը կը յիշէ Կիպրոսի
մէջ իժ մը որս խայթուածն իսկոյն
քաղցկեզով կը վարակէ խայթուազին
մարմինը, և կը մեռցնէ քանի մը ժա-
ման մէջ: Տես Օձ:

իլաւ, Արքայակնան ամիս, Երկո-
տասաներորդն քաղցկեզովն տարւոյ,
և եկեղեցականին վեցերորդը, Նէ-
եմ. Զ. 15: Կը տեսէ սեպտեմբերին
նոր լուսնէն մինչև Հսկաւմբերինը:

իկամբրոն, քաղցկ մէծ և ընչա-
ւետ Փոքրուն Ասից, զարգիս Գո-
նիս: Փոքրուն Ասից գտաւառներն
ոյնպէս փոխուածն են այլեայլ ժա-
մանակ, որ այլեայլ մատենագիրք
զիկոնին կը համարին մասն մերթ
Փուիգիոյ, մերթ Լիկայոնիոյ և
մերթ Պիսիդիոյ: Գրիստոնէութիւ-
նը մտաւ հայ ի ձեռն Պօղոսի յա-
մի Տ. 45: Բայց առաքեալն ըս-
տիպուեցաւ իոյս տալ անկէ ա-

զատելու համար իւր կեանքը հալա-
ծումէ մը զոր չհաւատացող Հըր-
եայք յարուցին անոր դէմ, Գործ.
Ժ. 51. Ժ. Պ. 4-6: Հրեայք գացին
առաքելոյն ետևէն մինչև Լիւստրէ,
ուր քիչ մաց պիտի ոպանուէր Պօ-
ղոս, բայց յետոյ, 51 ին, նորէն եկաւ
Լիկանին, Գործ. Ժ. 19, 21. Բ
Տիմ. Գ. 11: Խկոնիոյ եկեղեցին աե-
ւեց մինչև սթերորդ դար, բայց
ընդ իշխանութեամբ Մահմետակա-
նաց բորբովն մարեցաւ: Զարդիս
Գոնին և մայրաքաղցկ Գարամանիոյ:
Խկոնիոյ Երկիրը գեղցիկ և պազ-

բեր է, 260 մզոն ի հարաւոյ արեւելից կոստանդնուպոլսի, և 120 մզոն հեռու Միջերկրականէն։ Հաստ մեծ է, և պարիսպն ունի 108 քառակուսի աշտարակներ։ քառասուն քայլ հեռու իրարմէ։ Բնակչաց թիւն է 40,000, որ են Մահմետական, Հայ, Յղոն և Հրեայ։



Ինձ, գաղան անագործյն, կզյ կամ կատուի տեսակէն, խայյա և պիսակ, լսյնածնօտ, ուուր ժանեօք, բոլորակ ականջօք և յազմ մարմնով. առջնի թաթերն ունին հինգ հինգ ճիրաններ, ետեինները՝ չորս չորս։ Ինձը թիթեալաշարժ է, ուժեղ և գիշատիչ. Պատահար ընտանի անանոց, նաև մարդոյ, Երեմ. Ե. 6. ԺԳ. 23. Դան. Ե. 6. Ուզ. ԺԳ. 7. Ամբ. Ա. 8։ Ի Սուրբ Գրոց յայտնի է թէ Պաղեսահնու մէջ ինձ կը գտնուեր անդ անդ, ընձանել Երբայցերէն անունն այնտիպի յատուի կը հանդիպի յատուի անունն մէջ, որպիսի է թիթեանարժ, որ կը նշանափէ Ուր յանափ են ինձք։ Նշյալիսի են Նամքա, Նեմիրիմ, թերեւս նաև Ներընվթ, որորդ հըզօք։ Եսայի նկարագրելով Մեսիայի երջանիկ թագաւորութիւնը, կըսէ, ԴԼ. ԺԱ. 6. “Ինձը ուլին հետ պիտի պատկի, և որթօ ու առոյդ առիւթը և պարար զուրարակը մէկանեղ պիտի արածին։” Երգոց Երգոյն մէջ հարօը կը յիշէ ինձերու լեռներ, Երգ. Դ. 8, որ ըսկի է լըրինք հանգոյն Լիրանանու և չերմննի յօրս որշացեալ էին վայրի գաղանք։

Իշամենզաւ, ծանօթ միջաւ որ ունի սասարիկ իսպիթոց։ Ասուուծ Քանանացիներէն շատերը հալուեց իսրայելի տաղեն այս միջատներսվ, ԵԼ. ԻԳ. 28. Բ ՕՐ. Ե. 20. Եես. ԻՊ.

12. Խարայելացիք որ աւազուտ անապատին մէջ էին ազատեցան անկէ։ Տես և ձանճ։

Խատիսակ, ծիւաւ Ծննդ. ԺԼ. 17. ԺԸ. 12. ԻԱ. 6, մին ի նախնի նախահարց Խարայելի ազգին և Գրիստոսու, որդի Արքահամուն և Սարայի, 1896-1705 նախ քան զի՞ր։ Խահակայ պատմութիւնը կը գտնուի լրնեցոց իԱ., իԴ.-իԲ. և Լ. 27-29 գլուխներուն մէջ։ Խահակ նրանաւոր է իր ծննդեան հետ կից պարագաներուն կողմանէ, իրրե որդի մարգարէութեան և խոստման ի ծերութեան ծննդաց իրոց։ Ի աղայութեան անդամ սիրելի չեր եղօրն իսմայելի, որդւցն Հագարայ հարծի, և այսու օրինակ է անսնց որ խոստման որդիք են, Գաղ. Դ. 29։ Սնեալ յերկիրզին Ասուուծոյ մինչև ի պատմանեկութիւնն, Խահակ ցուցուց իւր ազնուականութիւնը հնազանդելով այն նշանաւոր փորձին մէջ որոր փորձանեցաւ իր հօրն Արքահամու հաւատըը, և որ ըստ այն նահապետը “Հայր հաւատացից” ու Խահակ խոնարհ հըլւթեամբն Ասուուծոյ բոլոր կամացը կանիսաւ նկարեց յանձին վՄիածին Որդին Հօր։ Գաւառանամենի ամուսնացաւ ընդ իւրեկայ, բարեպաշտին և գեղցիցի, ի Միջագետաց։ Խահակ իւր կենաց մեծագոյն մասն անցուց ի հարաւային քանանու և անօր մօտերը։ Ի թագման հօր իւրոյ միացաւ իւր արտաքսեալ եղօրն իսմայելի հետ։ Խահակայ երկու որդիք կը յիշուին ի Սուրբ Գիրս։ Մօրը մասնաւոր սէրն առ Յակոբ, և հօրն առ Եսու, պատճառ եղան այն ձախող նախանձուն, գժառութեան, մեղաց և երկար բաժանման ի մէջ երկուց եղբարց, թէպէտ այս բոլոր բաները կարգադրեալ էին ի վերասաւ ի կատարութեան խորհրդոցն Ասուուծոյ։ Ի հասակի հարիւր երեսուն և եօթն ամոց էր երբ օրչնեց Խահակ զիակը որ յուղարկեց զես ի Միջագետաց Հարիւր և ութանամեայ էր երբ մեռաւ, և երկու որդիքը թաղեցին զնա Արքահամու շիրմիլ։ Ի բուոյ բարեց խոնարհ էր Խահակ, հանգարա և մտախա։ յառաւուածպաշ-

առևթեան՝ ջերմեանդ, լի հաւասար, և հպատակ յոյժ կամացն Ասաւեցի:

Խառքար, հարացուն, պյովէս կոչուեցաւ իւր մօրմէն Լիսյէ, Մննդ. լ. 18, եօթներորդ որդին Յակոբայ, ծնեալ 1749 ին նախ քան զիբ. ։ Խառքարայ ցեղին ապագան գուշակած էին Յակոր և Մովիւս, Մննդ. Խթ. 44, 45. թ Օր. ԼԳ. 18, 19.

Խառքարայ ցեղն աւնէր յիսուն և չորս հազար մարդ անապատին մէջ և երր Խառյէլացիք քանին մտան, Խառքարայ ցեղը բազմութեան կողմանն երրորդ էր, Բուռ. Ա. իջ. 25: Ունաց յաժինը, որյո առհմաններն էին յարեւելից՝ Յորդանան, յարեւմաից՝ Մահասէ, ի հիւսիսյ՝ Զարուղն, և ի հարաւայ՝ Եփրեմ, կը պարսւնակէր երևելի մէկ մասը Ցեղայէլի գեղեցիկ դաշտին, որ էր մին Պաղեստինու պազարերագոյն երկիրներէն, Խառքարեանք անիսոնջ հողագործ էին, և գովութեամբ կը միշտ սին իրրեւ քաջ և իմաստուն հայրենասէրը, Դատ. Ե. 15. Ա Մնաց. Ե. 4-5. ԺԲ. 32:

Խամայէն, ուսում ըն Աստուած, 4. Մննդ. ԺԲ. 21, որդի Աբրահամուն և Հագարայ, 1910 ին նախ քան ըղթի. ի սկզբան կը համարուէր “որդի խոսաման”, բայց երր Խառյահի ծնաւ և կաթէն կարեցաւ հօրը տունէն իր եօթնեաւն ամաց, և իւր մօրը հետո ուղերեցաւ իւր բնիկ երկիրը, Եղիպատու: Պարտասեալ ի տօթց և ի ծարաւայ, և ապա հրաշիք կաղդուրեալ, Թաց Փարանու անապատը, առաւ կին Եղիպատուէ, և եղաւ հայր Երկուստասն որդւոց որը յետոյ եղան գլուխիք Արարացից ցեղից: Կերպի թէ Խամայէլ սիրով և բարեկամութեամբ իսահակաց հետ, և անոր հետ գտնուեցաւ հօրը անկողին քով ի ծամու մահուան նորաս: Խամայէլ մեռաւ հարիւր երեսուն և եօթն ամաց, Մննդ. Խի. 9, 17:

Մովսիսի ժամանակ կը սուէր թէ Խամայէլացիք, սերունդք Խամայէլի, կը ընակէին “Եւիլյայէն մինչև Սուր որ է Եղիպատու դիմացը”, պյուինքն ի հիւսիսային արեւնաւան մատին Ա-

րաբից: Տես Խելլա 2: Ուստի Խամայէլացիք, Սեմայ չըրրորդ որդւոյն Ցեկանանոյ սերներան հետ, Մննդ. Ժ. 26-29, և Ցեկանանոյ հետ որ էր որդի Աբրահամուն ի գեւասեցոյ, Մննդ. Խի. 3, և թերեւ նաև Ցեկանանոյ և Ցեկանանոյ Եղրայիշներէն սմանց հետ, բռնեցին Արաբից բոլոր ցամաքակղին: Տես Աբրաբիս: Խամայէլացիք բազմացան և զրացան յոյժ, բայ խօստման Աստուծոյ, Մննդ. Ժ. 20: Նաև խօստումը, Մննդ. Ժ. 12, լիով կատարեացաւ ի սերներան նոցա: Բասկելով Երեւց “Եղրայիշներան”, Խորյոյելացւց մօտ, կը լորէին յափշտակիւ, վայրոգ և յելուզակային կեակի: Գրեթէ տառանց փօխուելու կան մինչեւ ցայսօր, իրրեւ անընդել բայց հարկատու տեարը անապատին: Տես Մագդա- նացիք:

2. Յուլդոյի ցեղէն իշխան մը որ խոյս տուաւ Ամմանացաց երկիրը, երր Լիրուազէմ աւերեցաւ Գաղղէ- ացիներէն: Քիչ ետքը գարձու և սպաննեց զ-դոթոզիս կուսակալ և զայտ բազմումն. բայց ստիպուեցու գանձելով ազատել իւր կեազը, Երեմ. Խ. 41:

Խարայէլ, յաղուշ Աստուծոյ, անուն տուեալ Յակոբայ, յետ կուսելով նորա ընդ Հրեշտակ-Եհվազյի ի Փանուէլ, Մննդ. ՂԲ. 1, 2, 28, 30. Ուսումնակ կը հասկցուի երրեմն Խարայէլի բալոր սերունդը, Յակոբոյ դաւակի, Ա. կարեթ. Ժ. 18. Երբեմն կը հասկցուին բալոր Շմարիս հաւա- տացեալք, իրը Հսգեար զաւակ Խարայէլի, Հոսով. Թ. 6. և երբեմն Խարայէլի թագաւորութիւնը, կամ տառան ցեղը, իրը ուրցին և զատ ի թագաւորութիւնէն Յաւայ:

Խարայէլացիք, “որդի Խարայէլի”, անսւն երկուստան ցեղից միանգամցյն մինչեւ ի բաժանումն Թագաւորութեան Հրէից առ Ռոբրովածու: Յետ պյուսրիկ Խարայէլացիք կոչուեցան տասն ցեղք միպին յօրոց կը բազկանար Խարայէլի թագաւորու- թիւնը: Եփրեմ, որ գիւեաւոր էր տասն ցեղից մէջ, կը թւուի թէ շատ կանուկ ցուցուց ոգինախանձու Յա-

դպյի գէմ։ Յեսու Եփրեմեան էր։ Տաղանակիր երկար ատեն մաց յերկրին Եփրեմը ի Կելսով։ Ա Յեսու Եփրոքամ էր ի ցեղէն Նփրեմոյ։ Յեսու բաժանման թագաւորութեան, իսափառելու համար ատան ցեղերուն երթին Ելքուատողէմ յերկրպագութիւն, երկու ոսկեցին որթք կանգնեցան ի Բնթէլ և ի Դան, և այսպէս կուպաշութիւնն հաստատուեցաւ տարին ցեղերուն մէջ, և ապահովութիւն և ամբարշութիւնն աւելի արդ յառաջ գացին իսրայելի քան Ք Յուգա։ Խորպէլ կրեց պատուհաս որով և սովոր և այլ ազէտիք, և հուսկ յետայ, շատ անդամ յանդիմանուելին և իւր պարանոցը խօսացնելուն ետքը, արագ արագ ջնջուեցաւ, և այն առանց գարմանոյ։ Հարեւ յիսուն և չըստ տարուան մէջ զոր տեղ խօսյելի թագաւորութիւնը, պատիքն 975 էն մինչև 721 նախ քան գիր., կացին իննեատան թագաւորոյ ոյլեայլ առներէ։ Տես Թագաւոր։ Ալեքսէմ, Թերոս և Ստամբիր եղան մի զմբոյ ինի քաղաքք արբայրութեան խօսյելի։ Յես գերաթեան խօսյելի ի Սաղմանասարոյ, իսրայելացիք շտարձան ազդովին իրենց հայրենիքը։ Դարձուզները խօսուեցան Յուգայի և Ենիքամինի ցեղերուն, և նորոյ հանգեր կազմեցին Հրեա աղդը ողդը ու առ Գրիտուսի։ Են և Քանաք կատակ, Եպրայեցիք և Յուգա բառերը։

Խօտալիս չի միշտիր Հին կոտակարանին մէջ բայց եթէ առ ընդհանուր անուններով, կիսացիք, կզզիք ծովու։ Նոր կոտակարանին մէջ, Գործ. Ժ. 2. Ի. 4. 6. Էրբ. Ժ. 24. կը յերբ գէւաւորապէս ի պատճառաւ Հաւաքից, զար աես իսաւացը բանդը որ կը յիշաւէ Գործ. Ժ. 4. էր հաւաքականապէս Հուզմուցից գունդը յիտալիյ, և կը կենար ի կեսարիա Պաղեսաբնու։ Այսոյս կոչուած էր պայուելու համար ուրիշ գունդերէն որ կ'առանաւէին Աստրոց երկրէն և արիշ մատակայ գաւառներէն։

Խօտարացիք, գաւառ Պաղեսաբնու հրախոսային արեւելեան ծպըր։ Այսոյս կոչուած էր ի յիշատակ

անուանն Յետառւրոյ, որդւոյ իսմայլի կը վերաբերէր կիսյ ցեղին Մանաւէր, Ա Մաց Ա. Ա. 31. Ե. 19. Յետուոր անունը մացած է ցարք պյան գտաւախն վրայ, Գրիտուսի ժամանակ իտուրացւոց երկիրն էր ի չորրորդապետութեան Փիլիպպեայ, Ղուկ. Գ. 1. Գալիլեայի ծովուն և Դամասկոսի գրեթէ մէջտեղը Կ'ինար, բայց սահմանը ճիշդ գիտցուած չէ։ Խուրացւոց համար կը ուուի թէ էրին կորսի ի նեանձգութեան և յաջոզակք յանապահութիւն։

Իրիկուն։ Եպրայեցիք երկու երեկոյ կը հայուեին օրուան մէջ. ինչպէս սա խօսքին մէջ “երկու իրիկուններուն մէջտեղը”, Ա. Ե. Ժու. Թ. 3. Ի. 4. ի լուսանց։ Այս միջոցին զինուելու էր զատիկը, և հանապազորդ երեկոյեան զոհը մատուցաւելու էր, Ա. Ի. Թ. 39-41. Ըստ Գարյալիքեաց, այս միջոց ժամանակին ի մէջ երկուց երեկոյից կը սկսէր, արեկին մարը մտնելին մինչեւ ցայդ կամ արշալյս երեկոյեան։ Տես Բ. Օր. Ժ. Զ. Ըստ Փարիսեցւոց և ըստ Բաբունեաց, առաջին երեկոյն կը սկսէր, երբ արեգակը կ'անապարէր ի մուտս, պատիքն յիններսրորդ ժամէն, բայ երկրորդ երեկոյն կը սկսէր արեկին մտնելով։ Տես Օր. իւլ. Տես Եղ.։

Իրաքրօ, ուր էցն գոտ, մին յորդւոց Փենէեսի, և թուն Հեղեայ, որոց երկուցն ալ, ինչպէս նաև մոյըը, մեռն ազուն ծննդեան օրը, Ա. Թագ. Դ. 19-22. Ժ. Դ. 3.


Լ

Լարան, ուդրու, հարուստ աէր խայնց ի Միջագետո, որդի Բաթուելի և թուն Նաքսվայ, Եղրոր Արրահամուն, Մննդ. Ի. 28-31. Թէ ինչ բարուց տէր էր՝ կը սեննուի ուրախութենէն որով տուաւ իւր քոյը ներեկոս ի կիսաթիւն իւր հարուստ հօքեղորն Արրահամու միտմօր որդւոն, Մննդ. Ի. 30, 50, և իւր քեռորդցին և գնուոյին Յակոբոյ հետ խարէւն թենէն և բանութենէն, որոց գէմ պաշապաննց զինք Յակոբ խորագիտութեամբ և հաւա-

ապրմութեամբ : իրը Յակով տեսաւ թէ իւր յաջողութեանը և լ արանայ նախանձուն պատճառաւ իւր աներոյն հետ մասը անչնար էր, հրամանաւ Աստուծոյ նոյս ետ գաղտ երթալ ի քանան : Լարան զիս մտաւ Յակովայ, բայց Աստուծուած զգուշացոյց զիս շվասէլ Յակովայ, և լ արան դարձաւ իւր տունը՝ խաղաղութեան դաշինք մը ընելավ Յակովայ հետ : Կ'երեկի թէ Լարան աստուծածանօթ և աստուծապաշտ էր, Մննդ . ԻԴ. 50. Ա. 27. ԱԱ. 53. բայց “աստուծքը, կամ թերափիմք զրոյ գողցած էր Խաքէլ Հօրմէն, Մննդ . ԱԱ. 30, 34, կը ցուցնեն թէ Լարան բոլորովն ազատ չէր յարատոյ կապաշտասւթեան :

Լային : Տես Գատ 2 :

Լահայրօյի զբար, իշխոր ուրոյ Անդանէն և և ուսունէ վո-, Քանանու հարաւային արեւամեան առհմանին վրայ, ուր Հագար տեսաւ հրեշտակը, Մննդ. ԺԶ. 14 :



Լամզապաթակ, մին ի զարդոց քահանայապետին Հրեկի, ԱԱ. ԻԲ. 15-30 : Էր քառականուի իրը տառն մատ, մեծագին յոյժ, զոր քահանայապետը կը կրէր իւր կուրդքը : Լանջապանակը կը շինուէր միենոյն նիւթէն որմէ եփուաց, և էր կըրհնակ, այսինքն երեսով մը և պատառով մը, ըստ օրինակի քսակի կամ պարկի, ուր, ըստ բանի Բարունեաց, կը դրուէին Ուրիմը և Թումիմը : Լանջապանակին երեսին վրայ

կար երկստառան քար պատուական, որոց իւրաքանչիւրին վրայ քանդակուած էր Խորայիլի ցեղերէն մէկուն անունը : Վերէն վարէն երեք կարդ շարուած էին քարերը, և իրարմէ կը բատնւուէին բառակաւոք շրջանակուք որոց մէջ ընդելուզեալ էին քարերը : Լանջապանակին չորս անկիւնները կար մէն մի օղակ, եփուտին վրայ գտնուած չըրս օղակներուն դէմ առ դէմ, և պայ օղակներէն կը հասաւատուէր լանջապանակը եփուտին վրայ կապոյտ ժապաւններով, որ չորս անկեանց օղակներուն կցուած էին :

Լաւոդեան, լուսուն, բարեպաշտ կին Հրեայ, զրոյ “անկեղծ հաւատքըն կը դանէ Պօղոս անոր գտաերը Եւնիկեայ, և թուախն Տիմոթէոսի վրայ, Բ Տիմ. Ա. 5 :

Լաւոդիկիա, մեծ և հարսւաս քաղաք Փոքուն Ասիոյ, Պակատեան Փոխուգիոյ մայրաքաղաք : Լիւկոս գետոյն քով շինուած էր, ոչ շատ վեր պավելն ուր պայ գետը կը խառնուուի Մէանգը գետոյն հետ, մաս ի կողոսաւ և Հերապոյիս : Քայքին հին անունն էր Դինոսովիս, բայց յեաց Անտիոքս Բ. ընդարձակելով քազաքը կոչեց Լաւոդիկիա յանուն կոչ իւրայ Լաւոդիկեայ : Իրը յամի Տն. 65 կամ 66 ին Լաւոդիկիա, ինչպէս նաև Հերապոյիս և կազոսա, կործանեցան գետանշարժէ, և Մարկոս Աւրելիոս իսկոյն շինեց զայս : Զարդիս աւերակ է, և աւզը կը կոչուի Եփքի Հիսուար : Հոս ի հնումն Քիփուսունիւնական եկեղեցի կար, զոր կը միշէ Պօղոս առաքեալ ի թզթին առ կողոսացիս, և սւրբէ, հիմա կորուալ, կոզ. Բ. 1 . Դ. 13-16, թուզ թիշ մը մէջ, զոր սմանիք Եփեսոսցաց թուզթը կը կործեն : Պօղոս հաւատականապէտ պյցելութիւն ըրաւ Լաւոդիկի եկեղեցւոյն, յամի Տն. 63 : Լաւոդիկի եկեղեցին էր եօթն եկեղեցին մին առ որս մասնաւոր պատգամներ զրկուեցան ի Գրիսոսէ յետ համբարձման, Յայս . Ա. 11 . Գ. 14-22 : Լաւոդիկիոյ վրայ պիտունեան շատ քիչ տեղեկութիւն ունինք, գիտակը ոտկայն թէ կարեար ժաղով մը գտամբաւեցաւ հան մտ

և կես չորրորդ գարուն, և թէ քրիստոնէութեան գոնէ նշանակը մնաց հան մինչև ի ժամանակի թրբաց :

Լաքիս, քաղաք ի հարաւային արևմտեան մասին Յուդայի, Յեռ. Փ. 3, 5, 34: Որոզված ամրացցաց զլաքիս, թ Մնաց. Փ.Ա. 9, և էր քաղաքը բաւական ամուր ժամանակ մը դէմ գնելու Սենկերիմայ բոլոր զօրուն, Դ թագ. Փ.Ը. 17. Փ.Թ. 8. թ Մնաց. Լ.Բ. 1, 9, 21. Միք. Ա. 13: Հոս սպանուեցաւ Ամասիա թագաւորը, Դ թագ. Փ.Դ. 19: Սուրբ Գրոց ճշմարտութեան իբր զարմանալի հաստատութիւն, տես Մենեքերիմ:

Լետք, Ղեա. Գ. 4: Հայինիք մարդուն պյու գործարանը կը համարէին իբրև նիստ կրից: Կուտապաշտք զոհի համար զենեալ անտանց լերգէն հմայիք գուշակութիւններ կը նէին, Եղեկ. ԻԱ. 21:

Լերմա, քաղաք յարկմտեան մասին Յուդայի, ոչ չեսի ի Լաքիսէ, զըր առաւ Յեռու Քանանացիններէն, և տուն քահանայից, Յեռ. Ճ. 29, 30. Փ.Ե. 42. ԻԱ. 13. Ա. Մնաց. Զ. 57: Հաստ ամուր քաղաք էր, որոյ պարփռներուն տակ Ասորեստանի բանակը ջարդուեցաւ հրաշխէր, Դ թագ. Փ.Թ. 8, 9, 35:

Լեզու, Աստուծոյ նշանաւոր պարգևներէն մին, որուն մեծապէս կարուս է մարդ իւր նմաններուն հետ ապրելու և զարգանալու համար, և զըր պարտի յարգել և գործածել անսր անդին արժանաւորութեանը վայելուշ կերպով, ի փառս Աստուծոյ և յօգուտ ազգի մարդկան: Լեզուն ի սկզբան ոչ թէ յառաջ ենաւ իսունելու բնական կարզութենէն ի մարդն, ոյլ էր ստուզուն կոմառուքը Աստուծեմ: Ադման և Եւս երր ասեղծան՝ գիտեկի իսուն իրարու հետ և ընդ Աստուծոյ: Իբր երկու հազար աարի բոլոր երկրին լըդուն մէկ ու իսոսուածքը մէկ էր, Մնանդ. Փ.Ա. 1: Բայց, ըստ սպօրական ժամանակագրութեան, իբր հարիւր աարի, ըստ պյուր, ևս աւելի յետոյ քան զիբէնդէն, Աստուծած հրաշքով՝ իստանակեց, բարեկրծի ապօստամբ Քուշանց լեզուն, և ըսր-

ուելով պյու պյլալեցու մարդիկ բոլոր երկրի վրայ, ունայնացուց անոնց նպատակը, և իւրը յառաջ տարաւ: Հիմա հարիւրներով լեզուք կը խօսուին երկրի վրայ, և անհաւատք ապիթ առին ասկէ սուս հանել Սունը Գրոց վարդապետութիւնն զմիւթենէ մարդկային ազգին: Գիտուած է սակայն որ պյու պյլեայլ լեզուները կը բաժնուին քանի մը գլխաւոր դասոր զարմանայի ազգականութիւնն կամ նմանութիւնն աւնին իրարու հետ, և լեզուազիտական ըննութիւնն երր որչափ յառաջ կերպան, այն չափ աւելի բացույցայ կը տեսնուի մարդկային ազգին միութիւնը և Սուրբ Գրոց ճշմարտութիւնը:

Ունատեկնուտէի օրը կրուսաղէմ անհուած հրաշքը Հակադարձն է պյու որ անհուեցաւ ի Բարելոն, Գործ. Բ. 1-18, և գեղեցիկ կը ցուցնէ աւետարանին գիտաւորութիւնն իրացնութիւն և միտրանութիւն ընկել ուր որ մեղքը բերած է բաժնուած և երկպառակութիւնն, և միացնել բոլոր մարդկային ցեղերն ի մի մեծ եղբայրութիւն:

Սուրբ Գիւղը սորվազներուն համար կարեսրագրյն ինդրոց մին և գիտնալ զբնութիւն և զպատմնութիւնն լեզուաց որովք զառաջինն զբացաւ պյու սորբազն մատեանը, Յունատերէն ի սկզբան վոր կտակարանը, պիտի խօսուի Յունատառն բառին մէջ: Խըրպացեցիւնը, որով գրուած էր Հին Կտակարանը, ոչ այլ ինչ է եթէ ոչ ճիւղ մի պյու համացեղ լեզուաց որի սկզբան կը խօսուէին յարեւնեան Աստիա, և ընդհանրապէս կը Կոչուին Սեմական լեզուք, քանզի պյու լեզուները Սեմական սերուանքն ագուզ աղջաց լեզուաց կը կարծուին: Ուստի հըրպացեցիւնը քաջ գիտեալուն համար կը պահանջուի հան տեղեկութիւնն ունենալ միւս համացեղ, պյու է Սեմական լեզուաց:

Սեմական լեզուք կընան բաժնուիլ երկը գլխաւոր ճիւղ, այսինքն Արմենիէն, Խըրպացեցիւն և Արարեցիւն: 1. Արամենիէն, որ կը խօսուէր Ասորաց երկիրը, Սիշագեալը և ի Բայելոն, կը բաժնուի յԱսորեցիւն և է

Քաղցեարէն . ասսնք կը կոչուին երբեմ նաև Արևմտեան և Արևելեան Արամերէն . 2. Երրոյերէն կամ Քանաներէն , ես . ժթ . 18 , կը խօսուեր ի Պարեստին , և հաւանականապէս , քիչ տարբերութեամբ , նաև ի Փիւնիկէն և ի գաղթականաթիւն Փիւնիկցւոց , զորօննակ՝ կարբեդոն և ուրիշ աեզեր . Փիւնիկերէն կամ Պանիկեան լեզուներէն այնպէս քիչ նետցորդ կոյ , և այս այնպէս այլպիւել , որ ստուգիւն չենք նկատ գտանք թէ այս Փիւնիկական լեզուն ինչ աստիճան նմանութիւն ունեւին . Պավետինու միւս լեզուներուն հետ . 3. Արարերէն , ընդ որում մասնաւոր նմանութիւն մը ունի Եթովպացցերէն , ունի զարդիս պյկեայլ ճիւղեր որ կը խօսուին , և շատ երկերներ ատրածուած է Սեմական լեզուաց այս ճիւղը . բայց , որչափ որ գետնաց անոր նախին վիճակի , կ'երեւ թէ ի սկզբան գլխաւորապէս Արարեիս և Եթովպակոյ միայն սեպհական եր այս լեզուն :

Բայց այս Սեմական լեզուք կը զանազնուին Եւրաստական լեզուներէն պյկեայլ մասնաւոր նշաններով : Նախ Սեմական լեզուք , բոլորն ալ , կը գրուին յաշխէ ի ձախ , և անոնց գիրքերը կը սկսին ուր մերինները կը վերջանան . անոնց սյուրբենքն , բաց Եթովպացցերէնէն որ վանիկան է , ունի միայն բազմածայններ . որոց վերը կամ վարը կը գրուին ծայնաւորքի նշանները . ունին քանի մը կոկորդային գիրքը զրո հնչել Եւրոպացաց գժուարիններ . լեզուին արմաններն են ընդհանրապէս երկգրեան բայց , և կը հնչչուին , բայ պյկեայլ գտաւառնելզուաց , մը կամ երկու ձայնաւորք . բայց երես ունին երկու ժամանակ միայն , անցեալ և արտանի , և գերանուանք , ի խօսունակ հօրմուն . ընդհանրատուէն կը միանան մինչցն խօսքին մէջ այն անուան կամ բային հետ առ որ կը վերաբերին : Այս պյկեայլ լեզուք կամ բարբառք ըստ էսութեան մինչցն են , և առաջին հայրենիք նացա և Արևմտեան Ասք . թէ ասոնց բարքն ալ կ'ելլին միենան ենոդ բառն՝ յայսնի է , բայց որոշէլ թէ անոնց

որն է որ քան զմիւները քիչ ովը լութիւն կրեց՝ թժուարին խնդիր է . նշիք և անոր որդւոյն Սեմայ լեզուան էպէտ Ագամոյ և բայր նախաջըրը հեղեղեանց լեզուն էր : Սեմ և Երեր ժամանակակից էին Արահաման , և ինչպէս քաջ պատճառա ունինք հաւատալու , աւանդեցին իրենց լեզուան իսրայելի զարմին , քանզի հաւատական չի թուիր թէ , ի խառնակաթեան լեզուաց ի Բարելոն , շնչաց ընաւ տահան մը որ պահէց նախիկն լեզուն , Զերեմի սերունդ լեզուն , մինչեւ իրեւ թէ Սեմայ սերունդ լեզուն , շնչանգ էր ի մասնաւոր ի Պավետին և Հաւատական և հասաւ յիւր յետին մաքրութիւն ի մէջ Փիւնիկեցաց և Երրոյեցաց մինչ ի գերբութիւն Բարելոնի . անիէ քիչ եաբը լեզուն սկսուան ի Անալ , մինչ եալու Երրոյեցերէնէն և Արամերէնէն ի բառաւ լեզու մը ուն պյկեայլ պահէց լեզուն որ առ կենազնութեամբ Փիւնիկն մերց կը խօսուէր ի մէջ Հըրեկի : Արևմտեան Արամերէնը ծաղկած էր երկար ժամանակաւ յառաջ քան զայրելու և ի հիւսիսակողման Պաղեստինու . բայց յետայ ձրդուեցաւ աւելի յարեմուռն կայ , և շատ ատրածուած էր ի ժամանական յուրաքանչ Քրիստոնէտական եկեղեցին Ասորւց կը ծաղկէր : Բայց այս լեզուն (Արամերէնը) մեռեալ լեզուն է ոչ պյժմ միայն , պյկեայլ զարերէ հետէ : Երրոյեցերէնին համար ևս կմանիք ըսել թէ , բաց ի տակուգիւնոց որ հմուտ են այս լեզուին , Հըրեկի նեացեալ մեծագոյն մասին համար մեռեալ է իրեւ երկու հազար ատրքէ հետէ : Իսկ Արամական մէկ զիս վերը մեր գիւտամիւնք կ'երթոյ քիչ ժամանակ յառաջ քան զՄահմէս : Բայց յաջորդք այս մորդարէ անուաննելցին՝ Ղուրանի լեզուն առածեցին աշխարհին մեծ մասին վայց : Արարերէնն պյժմ խօսեալ լեզու է յԱրարիս , յԱսորիս , յԵղիպատոս , Ագրեկէր բոլոր հիւսիսոյին ափանց վերոյ . իսկ կարգալ այս լեզուն և հասկնալ կրնան շատեր ուր որ ընդուաւած է Ղուրանը , զորօննակ

և Թաւրքիա, Պարսկաստան, ի Հընդիկու և ի Թաթարու:

Հին երրոյթեցերէնին մնացորդները կան ի Հին կտակարանի և ի սակաւ Փիւնիկական և Պալմիրեան բառու և յարձանաթրութիւնու որ ուրեմն ուրեմնաւած են: Արամերէնի մնացորդք կան յայլեայլ գիրս: Գաղգէւարէն, ունինիք Դահնինիկ և Սղբառոյ գրոց մէկ մասին մէջ, Դան. Բ. Է էն մինչև ի. 28. Եզր. Դ. 8 էն մինչև Զ. 18. և ի. 12-26, որ ոյս լեզուէն (Արամերէնէն) մնացած հատակառուց մէջ հնագայնն է: Ծիրեցոսի թարկումը, պայինքն հնագամութենին թարգմանութիւնն ի Գաղգէւարէն, ոյս լեզուին մատագդոյն և յատակադյոյն օրինակը կամ ճաշակն է: Ասրերէնի գալով, կան նուև ոյսու լեզուաւ մատենածք բազումք և ձեռաւդիրը: Այս լեզուին հնագայն ճաշակը կու ապա մեզի թէշդյոյն, պայինքն Ասորերէն թարգմանութիւնն Հին և Նոր կտակարանաց, և է, հաւակածէն, գործ երկրորդ գարուն յետ Քրիստոնու: Այս լեզուաւ գրող շատ մատենագիրներ ծաղկած են, որոց գրուածներէն թէրեւ շտուրը կան տակաւին, թէպէտ Եւրոպա պատգեեւները քիչ են: Արարերէն կան ամբու մատենալը ապեալ և ձեռագիր, պատամաթենան, գիտութեանց և ուսունաց և դպրութեան վրայ: Արարերէնին և անոր մատաւոր միւզերներ քայլ գիտութիւնը ոչ տակաւ լրա կը սփառէ Հին կտակարանին գրոց վրայ:

Լեղի, ընդհանուր անուն որեիցէ դառն բանի մը: Ի գիրս Յորոսյ, Գլ. ծ. 13. Ի. 14, կը նշանակէ անառնոց լեզին կամ մազգը: Ի գիրս Ամուսոյ, Գլ. ծ. 12, Երրոյթեցերէն լեզի բառը թարգմանուած է "օժնիւր": Մատաթ. Ի. 34, կ'ըսուի թէ դնուորը տուին Շխոււսի քացափ լեզուի խառն, զրը Մարկոս, Գլ. ծ. 23, կը կոչէ զննուով խառն: Հաւանականագէն եր ոյս կեռ գիրներ զրը Հռապմայթեցի զննուորը կը խմեն, խառնեալ ընդ զմնոյ և ուրիշ գտանահամ նիւթոց:

Լեմուէլ, Առակաց Ա. Գլուխն հայնակը: Ումանք կը կարծեն թէ

Լեմուէլ առակաւոր անսւն է գոհանակ Սողոմոն անսւնան:

Լեռներ, երկիր վրայ Արարէին հյուսկապ և հիանալիք գործերուն կարգն են, և են անմնաց յիշատակ մեծամեծ գիպաց. որը մեծամասմբ գործուած են ի լերին: Առուր Գրց մէջ յիշուած լեռներէն շատոք Աստուծոյ հրաշալիք գործերուն վկաներն են: Անոնց բարձր գագաթները առ առ ինչ կամ ոյն ինչ լերան հետ կապուած են: Այսպէս Արարտա լեռն է Մայուսն յիշատակ ջրհնեղեղին, պայինքն մեզաց մարդոյ, և արգարութեան և ողորմնաթեան Աստուծոյ: Աինտ լեռը կը յիշեցնէ Աստուծոյ օրինաց ահաւորութիւնը: Կարմելոս լեռը կը խրատէ զմեզ, որպէս երբեմն Եղիս զիսրայէլ, չկազալ յերկուս օտա, ոյլը, եթէ Աստուծոյ է Եհովամ, զա միան սիրել և պաշան: Այսկանի պութեան լեռը առակաւն կը փոյլէ հոն քարոզուած ճշմարտութեանց փառագ, և Գերազ և Գարիղին տակաւն կը հնացնուածն անհերք և օրհնութիւնները որ ժամանակաւ ոյնպէս ահաւոր կերպով լուսեցան անոնց վրայ: Այսպէս նաև Հովե և Նարաւ, ի իրանոն և լերինք գեղը բառոյ նշանաւոր եղած են երեսին գիպաց: Լեռանն Ափան և Մարիս և Քիթնենոց են ծածկեալ պատուական մէտասանիներով, և լերինք շուրջ զիրուուզենու, և ոյլ ամենոյն "բլուրը յականականը", նաւիրական վկաներ են յաւիտենական զօրութեան և հաւատարմնաթեանն Աստուծոյ:

Ցաւոյատան կամ Հրէտանան երկիր լեռնային, և Հրէից քերթողք և մարգարէք ոյն երկիրը պատազ լիւնկին կը հանեն շատ գեղեցիկ և բարձր նմանութիւններ առուածոյին ճշմարտութիւններ լուսաւորելու: Այսպէս թագաւարութիւն մը կը կոչուի լեռ, Ասզմ. Լ. 7, մանաւանդ Գրիտասոփ թագաւարութիւնը, Ես. Բ. 2. ԺԱ. 9. Դան. Բ. 35, Այսպէս նաև յաւիտարմնաթեանն մէծ

յեւ, է, Զպք. Դ. 7: Ցեղափոխութիւնն է անկումն լիրան ի ծով, Սաղմ. Խջ. 3: Ասուած գիւրաւ և արդգ կը զերցնէ ամէն իուշեցատ. “լեռները մոմի պէս կը հալին ԵՀովանին երեւէն”, Սաղմ. Խի. 5: Անշարժ և անյօդդողդ է միշտ Ասուած ի բնէ. “Քու արդարութիւնդ հզօր լեռներու պէս է”, Սաղմ. Խջ. 6: Ասուածդ պիրզին յաւիտենականութիւնը կը նկարագրուի առ նմանութեամբ. “Քանզի լեռները պիտի վիրնան, և ըուրեները պիտի սասանին, բայց իմ ոզարմութիւնս քեզմէ պիտի չվիրնայ, ու իմ խաղաղութեանս ու խոր պիտի չսասանի, կ'ըսէ Տէրը որ քեզի կ'ոզորմի, ” Ես. ՄԴ. 10: Երբ Դաւիթ կուզէ ցուցնել իւր թագաւորութեան անշարժութիւնը, կ'ըսէ. “Ով Տէր, քու հաճութեամբդ իմ լեռս հաստատուն ըրիբ, ” Սաղմ. Լ. 7: Ասուածմէ իր ժաղովզդեան խոստացուած ապահովութիւնը և պայտպանութիւնը առ կերպավ գեղեցիկ կը նկարագրուի. “Ինչպէս որ Երուաղէմ լեռներով պատած է, անանկ ալ Տէրը իր ժողովուրդին չորս կազմն է ամէն ետև մինչեւ յաւիտեան”, Սաղմ. ՇԻ. 2: Երեմիա ուղերով ցուցնել թէ սրչափ մաքուր էր իւր հաւատքն առ Ասուած, և թէ վատահութիւնը զոր կու տար անօր այն հաւատքը ի վեր էր քան զփառհաւթիւնն զոր կի՞րար առալ որկեցէ երկրաւոր բարիք կամ պաշտպանութիւն, կ'ըսէ. “Ցիքաւի ըլլուներուն և լիրանց բազմութեանը յօւսալը պարտպ բռն է. հազար նորայերի փրկութիւնը մեր Տէր Ասուածմէն է, ” Երեմ. Գ. 23:


Հրեաստանի ըլլուրը մշակեալ էին ի հնումն յօտից մինչեւ ի գաղաքունքունք. Անսանց կողերն հարթեալ էին վարչէն վեր ածու ածու, որոց վրայ կը առեսնուեին իիտ առ իիտ որթք և ձիթենիք և թթենիք և ուրիշ պարզատու ծառեր. Զպյա կը թուի ակնարկել այն խօքը որ ըսուած է առասւածատունկ ոյցւոյն համար, թէ, “Լեռները ծածկուեցան անոր հավանիովք, ” Սաղմ. Ջ. 10: Ասոր հման խօքեր շատ կան ի Սուրբ Գիրքը. Ճառապարհորդք կ'ըսն թէ

դուն ուրկը կը պատահէ որ մարդւեանէ մը անցնելով, Հրեաստանի ամսյի տեղերն անգամ, չտեսնէ որթոյ և ձիթենույ համար լիրան կողին փրոյ իրարմէ վեր յօրինուած ածուներուն նշմարանքը, թէպէտ հիմա պյն ածուներուն վրայ վարուցան չկայ: Բարպարուն կ'ըսէ. “Կան շատ տեղեր ի Հրեաստան որ ապառաժուած են, բայց և պյնպէտ այն ապառաժուածներուն մէջտեղ հողի կարի հիւթեղ և բարեկեր է. և եթէ կոպիճները մանրելով, մանրուքը խառնեն հողով. շատ պազարեր հոգ կ'ունենաս: Ասոր շատ յայտնի օրինակներ կան տեղ առեղ: Զորօրինակի, Գերրոնի շըրջակայ տեղուանք շատ քարուտ են, բայց և այնպէս ծածկեալ են այդեսատանօց: Կարծեմ այն երկիրներն որ հիմա առապար և քարուտ են նահապետաց ժամանակ էին երկիր մշակելի, և պյն գետինները որ հիմա մերկ և լերկ են՝ այն տաեն էին քաշահոց:”

“Այս կողմերն անգամ, ” կ'ըսէ Բապինսոն, “որ հիմա կորդ և ամսյի կ'երեւան, կը ցուցնեն նշաններ թէ ժամանակաւ էին չեն և գործեալ: Արդարէ շատ ըլլուներու վրայ կը տեղուին շուրջանակի հին ածուներուն նացորդները, որ անտարակը յօշանակ են թէ վարուած և ցանւած էին յառաջ ժամանակաւ: ” Նյոն անձը երթալով էլեկ ի Քերոն, տեսուն “որ ի վազոր ց մասցած ածուները ըլլոց հոգերուն վրայ տակաւին կը մշակուեին իրեն արտ, և ուրկը ուրկը երկիրը կը ցուցնէ փոյք ի շատէ նմանութիւն այնր որ էր ի հնումն: ”

Ուրկը քարոզիչ ճանապարհորդ մը կը գրէ. “Նատ անգամ լիրանց սոռորտէն մինչեւ կասարը կը հարթէինք քառասուն, յիսուն, վաժուն, նաև հօթանասուն հարթ հարթ ածուներ: . . . Ի՞նչ զուարթալի պարտեղներ էին արդեգք այն լեռները, զորս փոխանակ լոկ խուզ զինեւս այդիներ կը զարդարէին կանաչաղեղ: Արդարէ պիտի նշմարտին բանք մարդարէին Յովեկայ, թէ յիւները քաղցու պիտի կաթեցնեն, ’ երբ ամէն որթ պյո ըլլուներուն վրայ կա-

իւր հասուն ողկոյշներն ի վայրը : Տեսնելով նաև թէ ինչ զարմանալի կերպով ապառաժ լերինք եղած են ժամանակաւ յարմար զարձարերիւ հողագործին ծանր աշխատութիւնը, յայտնի կը տեսնելք Եղեկիելի ոս խոստման նշանակութիւնը . “Բայց դուք, ով Խորոյի լեռներ, ձեր ստերը պիտի երկնցնեք, ու իմ ժողովուրդիս Խորոյելին համար ձեր պըտուղները պիտի բերէք” .



Լեփարան, Սաղմ. ՀԴ. 14. ՃԴ. 26., ջրոյին հրեշ նկարագրեալ ի դիրս Յօրայ, դլ. ԽԱԼ, Հաւանականապէս ոյս գազանն է կոկորդիլոսն, արհաւելք Նեղոսի, ինչպէս նշյա դիրքին Խ. Գլխոյն թեհնութիւն է գետամին որ նյոյն գետամին մէջ կը գտնուի :

Կոկորդիլոս, կամ Հայերէն գետայ նշանդ կոչուած գազաննին բնիկ գետն է Նեղոս, բայց կը գտնուի նաև Ասկոյ և Ալֆրիկէի սւրիշ գետերուն մէջ: Գետայ նշանդն է երեսն մինչեւ երեսուն սոր երկոյն: Նշանաւոր է շատատիրութեան և ուժեղութեան, ինչպէս նաև լզալու արագութեան կողմանէ: կը յարձակի մարգու և զեթիարի անանց վրայ անվէճեր և բոււն կերպով: Եթէ երեք բռնուի զրաւոր ուռականի մէջ, շատ անդամ կը նկամէ մօտ գտնուած նաւակները: Բնրանը մեծ է քան սւրիշ որեիցե գազանի բերանը, երկու ծամելիքը միանդամյան կը շարժէ: Անքին ծամելիքն անի իրը երեսուն և վեց, և սոսորինք՝ երեսուն սուր, սւժեց և մեծամեծ առանձնականիք: Փոխանակ մարթու ուռք, ոյսինքն նեղագյշին էր մետասան, իոկ լցոնագոյնը երկրտառուն: Գլխոյն միայն ծանրութիւնն էր հարիւր քաշ: Գրեթէ ամբողջ ձին գեռ ստամբուին մէջ էր: Զիսոն սրււնդները սմբակներուն հանդերձ դուրս հանեցինք:

պյանպէս կարծը, որ հրացանի գնտակներուն անդամ դէմ դնելու բատական է, և փորէն միոյն ինայն վիրաւորութիւնը Յափակութիւնը կոկորդիլոսի, որ ի վաղուց հետէ եղած է միշտ սարսափ Նեղոսի եղեցը և մօտերը բնակողներուն, պյանպէս նման են Յուրայ գէջ մէջ նկարագրուած միաթանու յատկութիւնը, որ ամեննեին աեղի չի մար արակուուելու թէ պյո երկուրը միենյն գազանն են: Սուրբ Գրոց մէջ տեղ եղիպտոսի թագաւորը կը նախացարին լիրաթանու, եւ Ա. Ի. 1. Եղեկ. իթ. 3:

Հետեւեալ հասուածն առնուածէ Աներիկացւոյ մը նամակին: Այս անձը որ Սանկլլա բնակած էր գեղցիկ կը նկարագրէ կոկորդիլոս գազաննին զօրութիւնն ու մեծութիւնը: Անքիշին անդամ որ որորդութեան ելոյ, գլխաւոր ջանքո եղաւ կոկորդիլոս մը սպաննել, որ իրը երկու աստիք է հետէ ծովակին մօտ դիւղ մը կ'ապականէր, ձիեր, կովեր, երրեննակ մարդիկ ատանելով: Լուլզ թէ գազանը մի կամ երկու որ առաջ ձի մը սպաննելով արած էր զայն նեղ գետ մը, գացի հօն սպասաւորներովս, գետին բերանը դրցեցի հասաւուկաներով, և յարձակեցանք ահագին գազանին վրայ հրացանք և նիզակօք: Քիչ մը ժամանակ յաւհաւարար կռւելին ետքը, յաջողեցանք գազանը գէպ սպակնը ձգել, որ խոնդեալ և պարտասիեալ հրացանի և նիզակի հարուածներէն, բանուեցաւ որոգայթին մէջ, և քաշցինք ցամաքը, և վերջին մահացու հարուածը տուինք անսր: Գազանին երկոյնսաթիւնն էր քսան ոտք, իոկ թանձրութիւնը մետասունէ մինչև երկրտառուն ոտք, ոյսինքն նեղագյշին էր մետասան, իոկ լցոնագոյնը երկրտառուն: Գլխոյն միայն ծանրութիւնն էր հարիւր քաշ: Գրեթէ ամբողջ ձին գեռ ստամբուին մէջ էր: Զիսոն սրււնդները սմբակներուն հանդերձ դուրս հանեցինք:

Լեգէան: Հառովմէական լէդէսինին թիւը տարրեր էր այսկայլ ժամանակ, պյանինքն հազարէ մինչև տւելի քան վեց հազար: Գրիսոսուի ժամանակ լէդէսինին թիւն էր վեց հարիւր, 237

բաց ի հեծելց : Խւրտքանչեւր լէգե-
ռնի մէջ կային տասը գունդք , որ
գարձեւ կը բաժնուէն երկե երկե
խումբ , և իւրաքանչեւր խումբ գարձ-
եւլ կը բաժնուէր յերկուս հարիւ-
րաւորս մէն մի հարիւր զինուորէ
բաղկացեալ : Սուրբ Գրոց մէջ լէգե-
ռն բառը կ'առնուի փոխանակ յան-
հունս մեծ թօւոյ : Քրիստոս բժշկեց
զիւահար մը որ բառ թէ լէգեւն էր
աննոնք , այսինքն թէ բիւրաւոր գե-
ւերէ կը տանջուէր , Մարկ . Ե . 9 :
“Տասուերիու գունդէն (ըստ յուն .
ընազրին լէցէն) աւելի հրեշտակներ
խոպք , Մատթ . ԻՊ . 53 , կը ցուցին
երկնոյին զօրաց ամքաւ բազմութիւ-
նը , և անոնց պատրաստութիւնը ծա-
ռայելու Քրիստոսի :

Լեքի , նոր , աեղի յերկրին Յու-
գայ , ուր Սամփսոն սպաննեց հազար
Փղշացի իշլ ծնատով , ուր և ըստ
ազդոթից նորա զիկեց ազրիւր հար-
կանել անոր ծարաւը , Դատ . ԺԵ .
9-19 : Թէպէս Լէտ ծնօս կը նշա-
նակէ , 19 համարին մէջ երկն յա-
տուկ անսան թօղլաւած է անթարդ-
ման . “Եւ Աստուած Լէքիին մէջ ե-
ղած փոռը բացաւ , ու անկէ ջուր
ելաւ” . Սամփսոն այն ազրիւր կոչեց
Նեգօրէ , այսինքն ազրիւր ազօթողի :
Ազրիւրը շդադեցից այնուհետև ի
բզիւլյ , և թերեւս կը զդիէ մինչեւ
ցայսօր , վկասիւր համար թէ Ասո-
ւուծ կը լուէ իւր ժողովդէնան ազա-
զակը , և կարող է ցամաք երկիրն
ընել ջրարրի ի պէտու ժողովդէնան
Աստուածոյ , Ծննդ . ԻԱ . 19 . Թօւ .
Ի . 41 :

Լիա , Հուրտսիւլ , երկց Դուռար
Լարանու , և առաջին կին Յակոբայ ,
թէպէտ ոչ այնշափ սիրելի սրչափ
քոյր նորա Ռոպէւ : Բայոր կինացը մէջ
կը յիշէր խարէւութիւնը որով անոր
հոյրը Լարան տուած էր զնա ի կիու-
թիւն Յակոբայ : Լիա եղաւ մայր
եօթն որդւոց , որոց մին էր Ռուրէն ,
Յակոբայ անդրանիկը , և Յուզա ,
Նահապէտ գլխաւոր ցեղին Հրէից ,
Նախորդ Յուզայի թագաւորական
տօհմին , և նախահայոյ Քրիչին մերզյ ,
Ծննդ . Իթ . 16-35 . Լ . 4-21 : Կը
կարծուի թէ Լիա մեռած էր յա-
ռաջ քան զերթան Յակոբայ ըն-

տանելով յԵզդիպտոս , Ծննդ . Խթ . 31 :
Լիբանան , սփրուէ , երկայն շըզ-
թայ լերանց ի հիւսիսայ Պաղեստի-
նու , պայտէս կոչուած է ի պատառա-
գորչագոյն կաւաքալին որմէ բաղ-
կացեալ է լեռը , թերեւս նաև սպի-
տակ երկեւթիւն համար զոր կ'առնու-
ձմեռները ձիւնէն : Լիբանան երկու
ճիւզ է , որոնք կ'երթան հիւսիսային
արեւելքէն գէպ ի հարաւային արե-
մուտք , երկուքն ալ գրեթէ հաւա-
սար ուզզան թեամբ իրամէ և Մի-
ջերեական ծովուն զովքըէն : Տես
Սիրոն բառին պատկերը : Արեւմտեան
ճիւզը կը կոչուէր ի Յունաց Լիբա-
նան , արեւելեան՝ Անդիլիրանան ,
ըստ Հայոց Լիբանաներ կամ Աներ
Լիբանանու : Այս երկու գատինե-
րուն մէջտեղն են երկայն հօփիտ մը
խոր Ասորիք կոչեցեալ , և “Լիբա-
նանու հովիտը ,” Յես . ՓԱ . 15 , զար-
դիս Պուգաչան : Այս հօփիտին բերանը
լայն է ի հիւսիսայ , իսկ ի հարաւայ՝
անձուկ յցժ , ուր Լիդանի , ըստ
Հոնց Լեսոնցէս գետը կ'ելէ հօփիէն
և կը հոսէ գէպ յարեմուտա մինչեւ
ի Միջերեական ծով , ի հիւսիսայ Տի-
րոսի : Արեւմտեան գատին բարձրա-
գոյն է քան արեւելեանը , և գագաթ-
ներէն ունանք կը կարծուի թէ նու մին-
չև 10,000 ոսոր բարձր : Կիր մէջ գա-
գաթն , արեւելեան միւլին մէջ , այ-
սինքն Հերմոն լեռը , զարդիս ձեպէլ
է Հէտ յին , աւելի բարձր է , և գրեթէ
կը մօտենայ մշտնջենաւոր սառուցի
սահմաննին : Տես Հերմոն : Լիբանա-
նու բարձրագոյն գագաթն համար
Արարացի բանաստեղծ մը կ'ըսէ . “Իւր
գլխոն վրայ կը կրէ ձմեռ , ուսերուն
վրայ գարսուն , ծոցին մէջ՝ աշուն ,
մինչ ամառը կը ննջէ առ սոս նսրան :”
Արրազան մատննադրէր սահզ կը
յիշէն պյալքանորէն այս բարձր լեռ-
ները , Ես . Ժ . 34 . ԼԵ . 2 , որ կանդ-
նած են իրեւ հզօր պատուար ի հիւ-
սիսայ , Ես . ԼԵ . 24 : Կը յիշէն անոր
ծովանման տերեւներւն ծփալն ի հոզ-
մաց , Ավազ . ՀԲ . 16 , անոր պերք
մոյզէրէն և ուրիշ ծառերը , Ես . Կ .
13 . Երեմ . Իթ . 23 , անոր անթիւ հո-
մերը , որոց բոլորը մի մեղք անզամ
չէին բաւական քաւելը , Ես . Խ . 16 ,
և անոր ընաւիր գինին , Ուս . Ժ . 5 :

Ասվես կը ցանկար մանել սուրբ երկիրը, որպէս զի “ան բարի լւար ու լիբանանին” տեսնէր, Բ. Օր. ք. 25. և Սողոմոնի բար սիրելուն համար որ Քրիստոսի օրինակ էր՝ կըսէ. “Նկրդարանիք Լիբանանին պէս” էր, Երդ. Ե. 45: “Դէպ ի Դամուկս նայող Լիբանանին աշտարակը,” Երդ. Ե. 4, չենք կընար չ. չ. Ե. 45, երբ կը կարդանք ինչ որ արգի ճանապարհորդք կ'ըսէն մեծամեծ քարերով շնուած մին տաճարաց աւերակներուն վրայ. Այսուիս տաճարաց շատերուն աւերակները գտնուած են Լիբանանու այս պայլ կողմերը, որց շատերը երեկի տեղեր են լեռներու բարձանց վրայ, ուր անոնք անտարակոյս մեծ աշխատութեամբ և ջանիք կանդուած են:

Զարդիս յանդուգն և խռովասէր լեռնարնակ ցեղ մը բռնած է զլիբանան, որց լեռնային անապատները միայն իրենին գրիթէ աշխարհք մը կը կազմէն. Լիբանանու արկմտեան զարդերը որ ծովեփերեայ դաշտէն սկսելով դէպ ի փեր կ'իրթ այ ածու ածու ծածկուած է որթովք և ձիթենեօք, թթենեօք և թզնեօք, և ունի, ինչպէս նաև իբրանց հսկիտները, շատ զիւզեր. Աներն Լիբանանու այնչափ բազմամարդ և մշակեալ չէ. Լիբանանու գլուխոր բնակիչներն են Տիրզեկ և Մարոնիք. Երկուքն և մոլուանդ կրօնասէրը են, Տիւրզեկը Մահմետական, և Մարոնիքը Հռոմեական. Ասոնց մէջ ցրուած կան նաև Յոյնք և Հայոք.

Լիբեացիք, կամ Լիբիա երկիր ի հիւսիսոյ Ասֆրէկի, կը գորւէր զեղերը Միջնէրկանանին ի մէջ նդիպուսի և կարբեգոսի, քիչ մը դէպ ի ներ մանելու. Նշկառտոսի կից մասը կը կոչուէր երբեմ Մարմարեան Լիրիա, և պիշ մասը որ էր շուրջ ըղկւերենէիւ. կը կոչուէր կիւրենական Լիրիա, յահուն կիւրենէի որ պիշ մասին զիխաւոր քաղաքներն եր, կամ, կը կոչուէր նաև Պենտապոլեան Լիրիա, Տինդ քաղաքներուն որ էին կիւրենէ, Ապողոնիս, Բերենէրիկ, Արմինէ և Պաղմանյիս. Այս քաղաքներուն մէջ կը բնակէր քաղմութիւն Հրէից յաւուրս Քրիստոսի. Ասոնց

ի Հրէսթիւն գարծող Լիրէացւոց հետ կ'երթպային Ելուսազէմ յերկրպագութիւն, Գործ. Բ. 10. Լիրիա Ալա այս անունը Ղարացիներէն, Ծննդ. Ժ. 13, պատերազմով ցեղ մը որ օդնեցին Եղիպատացւոց թագաւորին Ախակոյ, և Եթովպատաց Թագաւորին Զարոյի, անոնց պատերազմերուն մէջ Յուգոյի գէմ, Բ. Մնաց. Ժ. 3. Ժ. 9. Ժ. 8. Դան. Ժ. 43. Ղիրէացիք գաշնակից էին նաև հին թերացւոց, Հաւ. Գ. 9. Ղիրէացիք հուսկ ուրբեմ ինկան ընդ իշխանութեամբ կարքեղոսի, և յատամանակաց Յունաց, Հռոմեացւոց, Սառմենյեցւոց, Վարակինսաց և Թըքաց:

Լիդիա, կին թիւտատիրցի, որ կը բնակէր Մակեդոնիոյ Փիլիպպէ քաղաքը և էր ծիրանեվածաւ. Լիդիա ի ծնէ Հրեսյ չէր, բայց գարծած էր ի Հրէութիւն, և էր երկիւզած յԱստուծոյ: Լուսաւորեալ ի հոգւցին սրբացնեցնեանց Եւետարանն ուրատութեամբ, և մկրտուելով բնատանեօք, բանագատեց զՊօզոս և անոր գործակիցներն իւր տունը բնակել, ցորչափ մնային Փիլիպպէ, Գործ. Ժ. 14, 40. Տես Փիլիպպէ.

Լիկայօնացիք կամ Լիկայօնիա, փորը գտաւա. Փոքուն Ասիսյ, որս սահմանք էին, ի հիւսիսոյ Գաղատաւի, յարեկելից կապուովիկա, ի հարաւոյ իստուրիա և կիրիկիա, իսկ յարեմոնից Փոխւգիա: Կ'երէի թէ Լիկայօնիա Մեծին Փակւգիյ սահմանին մէջ էր, բայց Օգոստոս ըրաւզոյն նահանգ Հռոմենյեցւոց: Լիկայօնիոյ երկիրը առաջարակ էր բայց ոչ պաղպէր, սակայն յարմար յշտարօսոյ: Այս երկիրն քաղաքներն, իշխաններն, դերէ և կիւստրա կը յեշունին ի նոր կահարանի, Գործ. Ժ. 6. Լիկայօնարէն, հմբ. 10, ընդհանրապէս կը կարծուի թէ էր Յունարէնի ծիւղերէն մին, Ասորերէն բառերու խառնուրդով աւրուած: Լիկայօնիա հիմա Թուրքիյ Գարամանիա գտաւորին մասն է:

Լիկիա, գտաւա. յարեմոնից հարաւոյ Փոքուն Ասիսյ: Ունէր սահման յարեմոնից զկարիք, յարեկելից բզբացիկիա, ի հիւսիսոյ զփոխւգիա, և ի հարաւոյ զծովն Միջնէրէ-

բական։ Երկիրը քիչ մը լեռնային է, բայց ու մերկ, Լիկիոյ քաղաքներէն կը յիշուին միայն Պատարա և Միւրա ի նոր կոսկարանի, Գործ։ ԻԱ. 1, 2, ԻԱ. 5։

Լիճ։ Տես Մերսմ և Ծով։ Այս ոսկալի հարագրերը թէ գծուիք իրեց կրակով և ծծմբով բարրոքեալ լլից է, Յայտ. ԺԹ. 20. ԻԱ. 8, կ'ակնորկէ հրեղէն ծովը ուր Սպաս սպասեցաւ և ընկուզաւ։

Լինոս, ուստիու, Գրիտունեայ ունի Հառազմ, որոյ կոզմէն ողջոյն կը գրէ Պօղոս առ Տիմոթէսո, Բ Տիմ. Դ. 21։

Լիւդդեա, երրոյցերէն՝ Դոգ, Ա. Մշաց. Ը. 12. Խզ. Բ. 33, և ի Յունաց Դիոնոսովիս հոյուած, եր քաղաք ինն մղաւաւ Հեռի յարենից Յոպպէի, ի վերայ ճահանպարհին որ յերուսաղէմ։ Հաս բժշկեց Պետրոս զիննաս, Գործ. Թ. 33, 34։ Լիւդդեա կործանեցաւ ոչ բազմօք յետոյ քան զերուսաղէմ։ Բայց շրւտով շինուեցաւ նորէն, և եղաւ նիստ անուանի Հրեշտական գործոցի մը, և կարգեա յամի Տն. 518։ Լիւդդեա կը յիշուիք յամափի խաչակրաց պատմութեան մէջ։ Նինուած էր գեղեցիկ և ընդարձակ դաշտի վրայ, որոյ գետին կը բազկանայ պարտիզէլ ընտիր ու հողէ, որ կրնայ շատ պատզարեր գործուիլ։ Հիմա է ողորմելի գիւղ որ Լուգ կը կոչուիք։ Միջին դարուց մէջ շինուած փառաւոր եղողեցւոյ մը աւերակները գեն. կը պահէն զանուն Արքոյն Գեորգոյ, որ հան թաղուած կ'աւանդուսի երրորդ դարուն։ Անգղիւոցի խաչակրաց Անդղիս "պաշտպան" ընտրեցին այս ոուրըը, և շատ առասպելական վէպեր կը պատմուին այս ոուրըին քաջազսրծութիւններուն վրայ։

Լիւսամբաս, գորտէն բրդուսին, տես Արիթինացիք։

Լիւսիս, գորտէն, կամ կզաւդիս Լիւսիս, էր հազարապետ Հառվայնցիք գահապան զօրաց յերուսաղէմ, երբ Պօղոս վերջին անդամ պացելութիւն ըրաւ այս քաղցին, Լիւսիս պատուավ կատարեց իւր պարտքը, երկիցո ազատելով բղ. Պօղոս Հրեղից դաւաճանութենէն, Գործ. ԻԱ. 27-40. ԻԲ. ԻԳ.։

Լիւստրա, քաղաք Լիկայոնից, մօտ ի Դերրէ և յիկնիոն։ Հս ծընած էր Տիմոթէսո, Պօղոս և Բառարաս հոս քարոզեցին Աւետարանը, և կազ մը բժշկելով, փոքր միւս ևս և պիտի պաշտուէին։ Սակայն քեչ ժամանակ ենորդ Պօղոս քարիսմաւեցաւ հոն, Գործ. ԺԹ. 6. 20. ԺԶ. 1. Բ Տիմ. Գ. 11. Զարդիս Լիւստրա փոքր գիւղ է, և կը կոչուի Լադիք։

Լիւրիկացիք, Եւրոպական երկիր, Աղրիական ծովուն եղեցը, ի հարաւոյ Եպիսկոպոսի, և յարեւմափց Մակեդոնիոյ։ Ի հնութեան կը բաժնուէր ի Լիւրունիս, այժմ նըրուաթք, ի հիւսիսոյ, և ի Դազմանախուն ի հարաւոյ։ Այս վերջին մոոր կը պահէտ առակաւին իւր անունը։ Տես Դադմատիսա։ Լիւրիկացւոյ սահմանները փոխուած են պյլեայլ ժամանակ։ Մինչև հոս հասու Պօղոս քարոզելով Գրիտոսոսի աւետարանը, և հաւանականապէս անցաւ նաև Լիւրիկիք մէկ մասէն, յամի Տն. 57, Հըուպոմ. ԺԹ. 19։

Լիյս, Ասուուծոյ մեծապքանչ, զըւարթագոյն և օգտակարագոյն արարածներէն մին։ Ածու ի դյ վեցօրեայ արարչութեան առաջին օրը։ Ըստ Ասուուծ Լիյս ըլլաս, և եղաւ լյոյ։ Քան վյոյ պատշաճ բան մը չկոյ ցուցնելու ինչ որ ոուրը, փառաւոր, չոճեոր, ուրախալի և բարերաց է։ Ասոի է Հեանեալ իոսքերուն գեղեցկութիւնը և զօրութիւնը։ Ասուուծ լյոյ է, Ա. Յակ. Ա. 5, և Լիուսայ Հայրը, Յակ. Ա. 17. Գրիտոսոն է "Արեգակն արգարութեան", և "Լիյս աշխարհն", Յակ. Ա. 9. Ը. 12. Այսպէս նաև Ասուուծոյ խօսքը "լյոյ", և, Սաղմ. ԺԺԹ. 105. լյոյ են նաև ծշմարտութիւնը և Գրիտոսոնեայք, Յակ. Գ. 19. ԺԹ. 36. յաջազմութիւնը "լյոյ", և Ասթ. Ը. 16, և երկինք լուսով լի, Յայտ. ԻԱ. 23-25. Բայր այս բաններուն ներհակն է "իստարը".

Լորամարգիք։ Տես էջ 241։
Լուցում։ Մամիկոնան օրէնքը կը պատուիք պյլեայլ ծիսական լուցումներ թէ քահանայից, Ա. Լ. 19-21, և թէ պյլոց, Ղետ. ԺԹ.

ԺԵ. ԵՐԲ. Թ. 40. Ա. յուրացմունք նշանակ էին հոգեսոր մարրութեան արեամբ Փրկին, Տիտ. Գ. 5. Յայստ. Ա. 5. ինչպէս նաև այս սրբութեան առանց որոյ ոչ ոք կարէ տեսանել զԱստուած: Ա. յուր օրինական լուաց մանց վրայ աւելցուցած էին Հրեայք ուրիշ լուացութեար յաւանդութենէ, Մարկ. Է. 2-4, և ամբարշտութիւն կը համարէին զանց բնել պյան լուացութեան, ինչպէս շատ անդամ կը հնէր Քրիստո, Ղուկ. 38. Յաւանջ քան զճանի և յետոյ ձեռք լուալու սովորութիւնը, Մատթ. Ժ. 2. որ կը ցուցնէ թէ մասուլըներով ուտել սովոր էին Հրեայք, տակաւին կոյ, յԱստիս: Տես Անկողին բառին պատկերը, ուր սպասաւոր մը կուժէ մը ջուր կը լեցունէ տիրոջը ձեռքը լոյն անոթ մը բռնելով տակը, Դ. Թագ. Գ. 11. Սաղմ. Կ. 8: Տես Ռոտք և Կոյթիկ: “Լուանալ բգձեռուն” էր զկայի անմեղութեան ուրուք, Բ. Օր. Իլ. 6. Մատթ. Իլ. 24:



Լորամարգի: Արեւելեան լուամարգին դաղթազ թռչուն է, տառը բակի մեծութեամբ, և զրեթէ նման Ամերիկայի կարսուին: Հասուկդուխիսդ վրու թէ լորամարգին մեծ բազմութեամբ կը գտնուի յեղերս Մեռեալ ծովուն և Յորդանանուն, և յանապատ Արարիս, և Դիոդորոս կը հաստատէ թէ ամբաւ բազմութեամբ կ'սրացուի Ռինոնկուրա կոչուած տեղույն մօտերը, Պաղեստինու հարաւային արեւմուեան ծայրը: Նաև Պորտքարտ անոնցմէ մեծ բազմութիւն մը գտաւ Մեռեալ ծովուն հարաւային կողմերը: Ուստի իորաւելի բանակին վրայ եկող լըրամարգ-

ւոյն բազմութիւնն անհաւատալի չէ. ինչպէս կ'երեսի, հրաշքը յայսմ էր միայն որ “Տէրոջմէն հով մը” բերաւ յորամարտիւն հոն ի յետին կարօտութեան ժողովրդեան, Ել. Ժ. 13. Թու. Ժ. 31. Սաղմ. Հլ. 27:

Լուզ, էր հին անուն գոնէ միջ մասին բեթելի, Ծննդ. Իլ. 19. Ցես. Ժ. 2. Ժ. 13. յետոյ տրուեցաւ փոքր տեղը մը զոր շնեց փակրստական մը ի բեթելոյ, Դատ. Ա. 26: Տես Տերեկ:

Լուծ, նշանակ հպատակութեան և առաջորդիւթեան, Գ. Թագ. Ժ. 4. Երկաթի լուծ կը նշանակէր ստրկութիւն, Բ. Օր. Իլ. 48: Ծիսական օրէնքը լուծ էր, ծանր կապանք, Գործ. Ժ. 10. Գաղ. Ե. 4. Ընկենուլ կամ իզել զլուծ կը նշանակէր առաջանակեայ կամ մշտնջենաւոր ազատութիւն ի կապանաց, Ես. Ել. 6. Երեմ. Բ. 20, և Երբեմ՝ ընդզուլ յօրինաւոր իշխանութենէ, Երեմ. Ե. 5: Աստուած միայն և ոչ այլ որ կը նայ բառանալ երկաթի լուծը զոր մեղքը կը դնէ մեր վրայ, Ողբ. Ա. 14. բայց Քրիստոսի ծառայութեան լուծը թեթև և փորրոզի է, Մատթ. Ժ. 29, 30:

Լուսն, դաշեկան փոքր, որոյ երկուը կ'ընէր մի նաքարակիս, այսինքն Հառվիսյեցւոց ու կոչուած դաշեկանին մէկ չորրորդը: Մէկ հաւասար էր Օսմանեան 12 չ փող (բարպի), ուստի լումայն ևս հաւասար էր 4 չ փող, Ղուկ. Ժ. 59. Իլ. 2:

Լուսին: Գեղեցիկ և պերճ իշխան դիշերը, Ծննդ. Ա. 16, մին ի գըլիսաւոր վայսից առ ազգ մարդկան զրարութենէ, զիմաստութենէ և ըզգօրութենէ Արարին, Սաղմ. Ը. 3, և որովհետեւ լուսին իւր բոլոր լոյսը կ'առնու յարեցակնէ, և կը ցուցնէ զյանց շուրջանակի, գեղեցիկ պատկեր է եկեղեցւոց Քրիստոսի: Արեւելից ջինջ երկինքը լուսին մասնաւոր պայծառութեամբ կը փոյի: Հին ազգաց շատերը կը պաշտէին զլուսին, ուզգակի, և կամ իրեւ կուռը Աստարա, Արտեմիս, Անահիտ, Հեկատէ, Մէնի, Միլեդդա, Մոյա, և այլքը անսւամբք: Երբայցւոց պատօւիք-

ուած էր զգուշանալ մանաւանդ պյու կոստաշութենէն, Բ. Օր. Դ. 19. Ժ. 3. բայց և այնպէս իսրայելացիք ինկան պյու կոստաշութենան մէջ, Դ. Թագ. ԽԱ. 3. Ես. ԿԵ. 11. Երեմ. Է. 18. Ը. 2. ԺԹ. 13. ԽԳ. 17-25. Տես և Լուսնատ և Նըր Լուսին.

Լուսնատ, տեսակ մը ախտաժէտ մաօք, շատ անգամ նաև մարմով. Այս տեսակ ախտաժետաց լուսնոտ անոնը բուռածէ, վասն զի կը կարծուէր թէ ի լրման լուսնի կը տեսնուէին ախտին նշաններն անոնց վրայ Ցիորել, Թալանալ, տիրիլ իրրե սեւամողձոտ, գիւտահարութեան նշաններ էին, բայց լուսնոտաց վրայ, որ գիւտահար չեն, կը տեսնուին նդյոն նշանները. Լուսնոտք ի Սուրբ Գիրս կը յիշուին զատ ի գիւտահարաց, Մատթ. Դ. 24. ԺԵ. 14. Տես Դեւք.

Խ


Խաղաւարտ, Ել. Թ. 8-10. Կիզէ վէրքեր զորս Մընէս հրաշքով, յառաջ բերաւ Եգիպտացւոց մարմիններուն վրայ օդին մէջ մոխիր ցանելով: Եթէ պյու մոխիրն աղիւս թրծելու հնոցներէն էր, պյու մոխիրն պատճառուած խաղաւարոն բրուն ցաւը հարկաւ Եգիպտացւոց յիշել տուաւ աղիւսարկութեան ծանր տառապանքը զոր անոնք կրել տուած էին իսրայելի որդւոց:

Խաղօղ, պատուղ որթոյ: Պազետաինաւ խաղողը շատ ազնիւ էր, մեծ և քաղցրահամ, Թաւ. ԺԳ. 24. Զարդիս, և հաւանականապէս միշտ պյոպէս եղած է, տարեկան խաղողոյ շատ քիչ մասը կը գործածի գինի շինելու: Իրզինասոն կ'ըսէ. “Գերրոնի ընդարձակ պյոփիներէն գինի չելլեր բաց պյու սակաւէն զոր կը շննեն Հըրեւոյք”, Ազոին, յառաջ քան խայծիլը, կը գործածուի պյունոյ բաներու: Կը չորցունեն յարենու, կամ հիւթը քամելով կ'առնուն շիշերու մէջ, և բոլը տարին կը գործածեն իրեւ թթու, Թաւ. Ջ. 4: Խաղօղը շրս կամ հինգ ամիս կը առն Ասորաց երկրին մէջ, Ղե. 5. Խօ. 5. նաև խաղողը ժամանակին անցնելին եղը

ողիսչները կրնան առանց չորհալտւ ձեռնա ի բուն մեալ պյոփիներուն մէջ, եթէ աղէկ պաշտպանակն ցաւրաէն: Խաղողը շատ ածան է Պաղեստին, և սովորական ուտելեաց գլխաւարն է: Հասած խաղողն աւ չորցնելով կ'ընեն շամիչ, պյոպէս որ Դաւթար խաղողն անցնելին եղըք, չամիչ կը գործածուի մինչև նոր պյունկութը:

Բաց պյու օրէնքէն որ պյուի տնկողն կը պատուիրէր երկը տարիի չկիթել պյոփին, կար սուր օրէնք մը որ չէր տար թղլ Հըրէից ճռաբար ընել պյոփին, պյու կը պատուիրէր թողուլ զայն աղքատաց, Ղետ. ԺԹ. 23: Օրէնքը թղլ կու տար նտեւ անոնց որ պյոփի մը կ'անցնելին քաղել և ուտել խաղող հան, բայց ոչ առնուլ և ատանել, Բ. Օր. ԻԳ. 21: Ամենայն ուրեկը կը տեսնենք զարմանաւի ապացցիներ մարդասիրութեան ոգին է: Խեր ոզկոյզներէն ի սպառ կողոպտեալ պյոփին էր զատկեր ամսյութեան, Ես. ԺԵ. 6. ԻԳ. 13. Արդ 5: Տես Այզի:

“Վայրի խաղողն, էր զատուղ վայրէնի որթոյ: Այսպիսի որթոյ խաղողը կը հոչուէր ծաղկել զինւոյ. երբ բեկը չէր խայժեր, ջուրը միայն կ'անուելու իրեւ թթու և Ես. Ե. 2, 4 համարներուն մէջ Ասուած կը գանգատի թէ, իր ժողովուրդէն, զոր անկած էր իրեւ որթ ընտիր, իրեւ ոյզի գեղեցիկ, ուներ իրաւունք պըտուղ պահանջելու, բայց անոնք տուին ազոխ, պյոփին խաղող վայրի, պատուղ անհոտ և անհամ:



Խաչ, տեսակ ինչ կախազանի խառորհակի գամուտած երկու կտոր փոյտէ երկը կերպ, ինչպէս կը տեսնուի պատկերին մէջ: Խաչի մահն էր պա-

անարգագոյն գերեաց, և նշան վաստահամբաւոթեան, թ Օր. ԽԱՌ. 23. Գաղ. Գ. 13. Ա.յո պատիժն պյնպէ հասարակ էր առ Հոռվմայեցին, որ ինչեկց էն զոռթիւն, վիշտ, առաւապատք, այլզգին հանդեր, կը կոչուէր "խաչ", Քրիստոնո կ'ըսէ թէ իւր աշակերտները պարտին առնուլ իրենց խաչ և երթալ անոր ետեէն: Խաչն արդարե նշան էր անարգութեան և չարչարանաց, սակայն և պյնպէն է նշան պատույ և փառք Քրիստոնէից:

Խաչելու սովորական եղանակն էր գամել բեկաներով մահապարտն երկու ձեռուլները և ոտուրները կամ զատ և կամ միանդամայն: Երբեմն փոխանակ գամելու կը կապէին առառանք: Ա.յո կերպը թէպէս մեղմ կը թուի, քանզի քիչ ցաւ կու տայ, սակայն աւելի առագործին էր, զան զի խոչեալը շատ երկար տանջուելով կը մեռնէր: Երբեմն ևս թէ բեկու և թէ առասան կը դորձածուէին խաչելու այսինքն մահապարտ թէ գտամուէր և թէ կը կապուէր խաչին: Ա.յո կերպով կը նոյնին խաչով հանդեր վեցոյնել խաչուածները և պյնպէ տնկել խաչը, քանզի առասանն ըստ բաւականին կը բռնէր խաչեալը: Խաչին մէջտեղին մօտ կար դուրս ցցուած կտոր մը փոյտ որ նշյնպէ խոչելոյն մարմինը բռնելու համար էր: Կախ քան զեւելներ զմահապարտն ի խաչ, կը ձաղկեին չուանեալոյ խարազնան և կամ կաշեայ փոկով. այս վերջին կերպ ձաղկումը կը համարուէր իրստոպոյն և աւելի անորդական քան զաղկումն խարազնաւ: Ստրուկք որ մեծամեծ յանցանաց պարտաւ որ էին կը պնդուէին կախազանի կամ խաչի վրոյ, և այսպէս ձաղկուելով կը տարսէին քաղրին մէջ: Քրիստոս առածեալ կը տանէր իւր խաչը, և որովհետեւ կը գետէ սաւէպ ընդ ծանրութեամբ խաչին, Ախմոն անուն կիւրենացի մը բռնելով բռնի տանելուն իւր գրիստոսի ետեէն կամ Քրիստոսի հեա, Մարկ. ԺԵ. 21:

Յետ բեկանելոյ զմահապարտն ի խաչ, կու տային անոր Թմբեցուցիչ ըմզելի մը, որպէս զի քիչ զգար ցա-

լին սաստկութիւնը, բայց մեր Փրբկիչը մերժեց այս սփոփումը, Մատթ. ԽԱՌ. 34. Մարկ. ԺԵ. 23. Թէպէտ կը թուի թէ յետոյ քիչ մը ճաշակեցին զինուորներուն հասարակ ըմզելին: Դը բառուած ըլլալով ի չօրէ կրել մահու պատուհասին ծանր բեկը վասն կորուսեալ ազդի մարդկան, զգաց թէ չիր արժան նմա յանձն առնուլ այն սփոփանքը որ ուրիշ խաչելոց կը տրուէր, և զոր ընդունել անոնց արժան էր, բայց ոչ իրեն: "Գաւաթը որ Հայրը ինծի տուաւ՝ պիտի չիմնմ անիկա, " Յագէ. ԺԸ. 11: Խաչ զայն մինչեւ յատակը, Արովիչետե խաչ կը կանդնուէր արեգական տօթագին ժամերուն, խարազանէն և բեկաներէն պատճառեալ վերքերը շուտով կը բորբոքէին, և խաչեալը կը պապակէի ի ծարաւոյ: Արիւնն արգելուով իւր սովորական շրջանէն, կը ժողվուէր մարմնոյն այլ կողմերը, և սաստիկ ցաւ կուտար: Խաչելցն ամէն թէ եթե շարժումը կը յաւելոյր անոր ցաւը որ չէր կինար այսպէտ թէթենալ բայց իթէ մահուան անզգսցութեամբ և կամ բռնի իսկ մահուամբ: Խաչեալ մարդիկ կ'աղրէին խաչին վրոյ քանի մը օր, երբեմն եօթնեակ մը կամ աւելի: Ռւսոի Պիղատոս մեր Տէրովը շուտով մեռնելուն վլայ զարմացաւ քանդի բնականապէ աւելի երկայն ազգելու էր, Մարկ. ԺԵ. 41: Երկու աւազակաց բարձերը իրոտակած էին փութացնելու հաւար անոնց մահը, որպէս զի անոնց մարմինները խաչին վրոյ չմային շարաթ օրը, թ Օր. ԽԱՌ. 23. Ցես. Ը. 29. բայց խաչեալք ընդհանրապէս կը թողուէին կախուած ընդ հսկողութեամբ պահպանաց, մինչեւ որ անոնց մարմինները կ'ինային գետինը, կամ թըրաչունքը և գաղանք գալու կ'ուտէին:

Խառան, հին քաղաք, Միջագետաց հիւսիսային արևմտեան մասին մէջ: Արքահամ Ուր քաղքէն ելիւլն ետքը, ընակեցաւ ոյս քաղաքը մինչեւ մեռաւ անոր հայրը Թարա: Խահակ հն մարդ զրկեց իրեն կին բեկանու, և Յակով հոն փախաւ իր եղբեկու, Ստավր հասաւոյ երեսն, Մինդ. ԺԱ. 31, 32. ԺԵ. 5. Իդ. ԽԱՌ. 43. ԽԱՌ.

10. իթ. 4: Ասորետանցիք առ Եղեկիւաւ աւերեցին զիսառան, Դ Թագ. Ժթ. 12. Ես. Լ. Ե. 12: Նաև կրասոս Հռովմնյացիք զօրպատը հոս յաղթուեցաւ և սպանաւ Պարթեւներէն: Այժմն խառան է Եփրատայ մէկ ճիւղին վրայ, Յլ^o 52^o հիւս. լայն ., և Յլ^o 5^o արևել. երկ ., տափարակ և աւաղըւտ դաշտի մը վրայ: Արտացիք ունանք թափառականք կը բրնակին հոս, և ընտրած են ոյս տեղը ջուրերուն առատութեան և օգտակարութեանը համար:

Խառնին: Մարտափի մէկ տեսակն է, Յովել. Ա. 4. Բ. 25: Ամոխ. Դ. 9: Մարտափի տեսակներ են նաև ջորեակը և գրուիճը: Ասոնք յառաջքան թեւուորին անդամ ֆասակար և ապականի են: Տես Մարտի:

Խաւար: Խաւար է ուր բնական լցոյր չկայ, ծննդ. Ա. 2: Ալյարանօրէն կը նշանակէ թշուառութիւն և ձափորութիւն, Յոր. Ժ. 6. Սաղմ. Ռ. 10. Ես. Բ. 22: Թ. 1: Խաւար կը ցուցնէ նաև արեգական և աստեղաց պակասիլը, ուստի և պյալարանօրէն կը ցուցնէ դիխաւոր կամ աւագ մարդոց անկումը, և ազգի մը տագնապը, Ես. Ժ. 10. Գործ. Բ. 20: “Գործք խաւարին” են անմաքուր գաղտնի տօնք որ կը կատարուէին ի պաշտամունա հիմ անուաց, Եփես. Ե. 11: “Արտաքին խաւար”, կը ցուցնէ այն մարդոց տագնապը որց աւագն գոցուած են երկնից գուռները, Մատթ. Ը. 12: Եղիպտոսի խաւարը, Ել. Ժ. 21-23, հրաշքով էր. նյոյնպէս այն խաւարը որ ծածկեց Հրէաստան ի նշան սգդյ ի խաչելութեան Փրկչին, Ղ ուկ. Խ. 4: Այս խաւարումը չի կրնար արեգուկան խաւարումն յառաջ եկած ըլլալ, քանզի զատկական լուսինը նոր լրացած ըլլուրի կը գանուէր երկրէս անդին, ոչ թէ երկրիս և արեգական մէջտեղ:

Խնցիք, ինցեղէն, այսինքն հողէ շնուռած անօթոց բեկեալ կտորներ, Յոր. Բ. 8, յարմար օրինակ մարդկային անշարժութեան և դիխարեկութեան, Ես. Խ. 9: Հին քաղաքներէն շատերուն տեւրակաց մէջ այսպիսիք անօթոց բեկորներէն զատ

քիչ բան կը գտնուիք. ասոնք ընդհանրապէս ըրտի հասարակ, բայց աղէկ ապիկուած անօթներու կտորներ են: Աղբատ մարդիկ կը գործած են այսպիսիք բեկեալ անօթներ, Եթէ այն անօթները կտոր կատը եղած չեն, Ես. Լ. 14: Զարդիս շատ անգամ կը տեսնաւի յարեներս աղբիւրներու քով կոտրած աման մը որով ջուր կը խորուի. ամանք այսպիսիք կոտրած ամաններ կը դորժած են կրակ դնելու:


Խնացացիք: Տես Քանանացիք: Խրան, եգերը վարելու սրածոյր գաւագոն, որուն դէմ եթէ արացէ եզը, կը հճի: Ուսափ ոչ միայն Յունաց և Հռովմայեցոց, այլև Հրէից մէջ առ ակ մը կար որ մարդկային և աստուածային իշխանութեան հակառակող ստահակ մարդոց համար կ'ըսուէր, Գործ. Թ. 5. Ի. Զ. 14: Տես և Յոր. Ժ. 25, 26: Տես նաև Եզ: Խնանեան, Սաղմ. Ն. Բ. 8 համարին մէջ կը նշանակէ հասարակ իխունը առանց պատենի. “քալած ատենը կը հային թողլով իւր լորձիւնը ուր որ կ'իրթայ:

Խղնմուանք ոյն կարողութիւնն է, զոր ամէն բարյական էակ ունի, Հռովմ. Բ. 13-15, և որոյ զօրութեամբ կ'ընտրենք զբարին ի չարէն, և կրնանիք հնուել առաջնոյն և խորշիլ ի վերջնոյն Խղճի մոնց պաշտօնն է մեր բոլոր գործերը կանոնաւորել րու Աստուծոյ կամաց զօր կը յայտնեն մեզ բնութիւնը և Սուրբ Գիորք: Այսպէս վարուելու կարողութիւնն, ոյն է ի իիղճը, կը ցուցնէ թէ պատասխանաւու ենք յատենին Աստուծոյ, ուստի և խղճին ձայնը յիրաւի արժանիք է կոչուելու ձայն Աստուծոյ: Գիտենք թէ ողջամիտ և ծնմարտապէս լուսաւորեալ մարդուն իրիզն անջրէպ կը ցուցնէ անոր իւր պարտը, և թէ որեիցէ բարուր կամ հրապար չի կրնար արդարացնել խղճի մոնաց գէմ կատարսւած գործ մը: Արդարի ամէն մարդ գիտ թէ միշտ ընելու է ինչ որ ուղիղ է կամ համաձայն խղճի մոնաց, բայց և այնպէս իրիզն մեծապէս կը խանգարի, երբ ոկտն ապականաւ է, վասն զի պատկանեալ արաբին միտումները գտաղու-

Թիւնը կը թիւրեն և կ'աղաւաղեն միշտ և յամնայնի . Աւստի ծշմարիտ կ'ըսէ Պօզոս թէ պարագ կը համարեր իրեն հալածել քրիստոսի աշակերտ . ները , Գործ . 19. 9 : Պօզոսի մեղքն յայսոմ էր որ մեղադիմի անհոգութեամբ չջանաց ըստ կարի լուսաւորել . իւր իիդմէ , և մաքել զայն շընորհօքն Աստուծոյ : Ամէն դարու մէջ եկեղեցւոյն մոյար իղծիւ սիալ վարդապ . տութիւններ պաշտպանել և ծշմարտութիւնը հալածելը կը սորվեցնէ մեզի թէ որչափ կարօտ ենք աստուծածոյին լուսոյ և սրբարար ընորհաց : Քրիստոսի արեամբ սրբկեալ բարին և "սուրբ" իիդմը , Ա Տիմ . Ա. 5 . Գ. 9 , յատակ կը տեսէն Աստուծոյ կամքը , և կը ստիպէ զմեզ հնազանդել ոյն կամաց շարժենով զմեզ աւետարանին ֆաստերով : Որչափ աւելի կը հնազանդինք պղն կամաց , այնչափ աւելի մաքուր կ'ըլլոյ մեր իիդմը , Գործ . 19. 16 , և իրդմին բարի վկայութիւնը երջանկութեան գիխաւոր պատճառաց մէկնէ : "Տկար" , կամ տարտամ և կ'ըր իիդմը , Ա Կորնթ . Ը. 7 , "պղծուած" իիդմը որ գերի է ապականեալ որդանին , Տիմ . Ա. 15 , և "խահծուած" իիդմը , Ա Տիմ . Գ. 2 , որ օրինաց և աւետարանին դէմ միանուամոյն իրատացեալ է , եթէ չփսիուի չնորհոր , Կ'ըլլոյ ի վախճանի վրէժինդիր խիզճ , գործիք սոսկալի և յաւիտսանական խոյթերու : Յուդայի փափանը րաւական է ցուցնել յայսպիսի իղծիւ մը քստմնելի զօրութիւնը : Տանջանքը զր վրէժինդիք իիդմը կու տայ , ոչ ինչ ընդհատ սաստիկ և քան զմարմնաւոր տանջանա , և թէպէտ յառափի կրնայ թմրած ըլլալ , տնդին պիսի ըլլայ որդ մը որ չի մեռնիք , և կրակ' որ չի մարիք երկէ :

Խմոր , թմրու հայսի կտոր որ իբրահեալ զանգուածէ մը կը պահուի նոր գանձուած մը խմորելու համար : Զատկին եօթն օրերը տուներուն մէջ խմոր պահէլ արգելեալ էր Հրեեց , ի յիշատակ պյան զոր ըրբն անսնց նախնիքը , երբ կ'ելլէին Եպիփառուէն : Որպէսեաւ Եգիպտացիք կը փութացնէին զերբացիս շուտով գուրու կլլել երկրէն , ժողովուրդը , աճա-

պարեցին շինել իրենց հացերը չսպասելով զանգուածին խմորելուն , Ալ . ԺԲ . 15 , 19 : Հըեայք ինամովով կը մաքրէին իրենց տուները խմորէ զատկի տոնէն առաջ , Ա Կորնթ . Ե. 6 : Աստուծած արգելած էր խմոր և մեղքնուէր մատուածնելի սաճարը , Ղ Կտ . Բ. 11 : Խմորոյ մեծ զանգուած մը փոխելու յատկութիւնն առնուած է իրեն օրինակ աւետարանին ամբողջ ընկերութիւններ որրացնելու զօրութեան , երբ եմ նաև մոլար վարդուակութեանց և ապականեալ մարդուց չար աղդեցութեանը , Մատթ . ՓԳ . 33 . ՓԶ . 6-12 . Ա Կորնթ . Ե . 6-8 :



Խնձորենի , կը միշուի Երդ . Բ. 3 . Ը. 5 . Սովել . Ա. 12 : Հատերը կը հարծեն թէ հս յիշուած խնձորենին կիտրունենիք է : Ալյա ծառին թէ ծաղկին և թէ պտղոյն պայծառ գոյնը , անոյն հոտը և գեղեցիկ երկոյթը շատ յարմար կու զան վերցյիշեալ համարներուն : Իմաստուն մարգուն խորհուրդները , եթէ աղէկ բացատրուին , նման են "արծաթէ զարդ երու մէջ գրուած սոկիէ խնձորներու , " այսինքն գեղեցիկ գործուած արծաթի կողովներու մէջ հասուն սոկեցոյն պտղոյք :

Խնձորյք , կոչունք , հացկերոյթ , Ակրս ինջչք , Ցուդ . 12 , հասարակաց հացկերոյթ էին պարզ կերակուրներով առ նախկին Քրիստոնեայս : Տէրունական ընթրիքը միահիգ ամոյն կը կատարաւէր ոյս հացկերութից հետ : Հարուստները կու տասին

կերակուրը, և բոլոր Քրիստոնեայք, Հարուսա և աղքատ, եթէ կամէին, կրնային տնիստիր Հաղորդ ըլլայ ճաշուն։ Նաև հիւանդակուր և հեռաւոր եղբարց կը դրկուէին բաժինք։ Այսպիսի ինչջից նպատակն եր ցուցընել Քրիստոնէից ուրին առ միմեանք, բայց շատ անգամ պայ ինչջիք տոփիթ կու տային զեղծման, և յետ ժամանակաց վերցան, Ա կարիթ։ ԺԱ. 17-34։

Երրայեցիք հիւրասէր ըլլալով, սովոր էին ինչջիք մը ընել երբ հիւր մը կու գար անոնց տունը, ուրիշ ինչջիք մը կ'ընէին, երբ հիւրը կը մեկնէր, Ծննդ. Ժ. 3. ԱԱ. 27. Դատ. Զ. 19. Բ թագ. Գ. 20. Դ թագ. Զ. 23։ Այսպէս ինչջիք մը եղաւ ի գարձին անառակ որդւցին, Ղուկ. Ժ. 23։ Շատ անգամ իրնջիք կ'ըլլար, երբ ընտանեաց մէջ ուրախալի գէպք մը կը պատահէր, ինչպէս ծնունդ, Ծննդ. ԽԱ. 8. Խ. 20. Ցոր. Ա. 4. Մատթ. Ժ. 6. Հարաւանիք, Ծննդ. ԽԴ. 22. Դատ. Ժ. 10. Ցովհ. Բ. 1-10. Կուուրը խաշանց և հունձք, Դատ. Թ. 27. Ա. թագ. ԽԵ. 2. ՅԱ. Բ թագ. Ժ. 23։ Հացկերոյթ մը կ'ըլլար նաև ի յուղարկաւորութեան ննջեցելց, Բ թագ. Գ. 35. Երեմ. Ժ. 2. Տաճարը զսէ և նուէր մատուցանելու և ինջնէրը ուրախութեան ճաշ՝ կ'ընէին հոնային զէնքն սւտելով և փառարանելով զԱսուած, Բ Օր. Ժ. 6. 7. Ա. թագ. Ժ. 5. Բ թագ. Գ. 19։ Պատուէր կար պատինեաց հրաւիրել կարօւեանները մասնակից ըլլալ ճաշին, Բ Օր. Ժ. 11, նա մանաւանդ մասնաւոր կոչունք ընել աղքատաց համար, Բ Օր. Ժ. 17-19. Ժ. 28. 29. ԽԴ. 12. 15. ոռվարութեն մը զոր Քրիստոս մասնաւորապէս կը պատուիրէ, Ղուկ. Ժ. 12-14։

Ինչջիք կը կատարուէին ի հունը պարզ և անպատճյօն կերպով։ Բայց Քրիստոսի առանք Հառմանյեցւոց սովորութիւններէն շատերը մատճ էին։ Ինչջիքը կամ՝ ընթրէին կը կատարուէր ընդհանրապէս յետ միջաւուր հինգերորդ կամ վեցերորդ ժամուն, և շատ անգամ կը առէն մինչև ի տարածամել աւուրդ։ Կոչնականք կը

հրաւիրուէին բաւեկան ժամանակ առաջ, և հրաւէրն ընդունողներուն դարձնալ սպասաւորք լուր կը արբուէր՝ երբ ընթրէաց ժամը կը մօտենար, Մատթ. ԽԲ. 4, 8. Ղուկ. Ժ. 16-24։ Դուռը պահապան կը կենար ներս շառնուլ անկոյ մարդիկ, և ապա տանուակէրն իջնելով կը դոցէր գուռաց, Մատթ. ԽԵ. 10. Ղուկ. Ժ. 24։ Երբեմն մեծ բազմութիւն կը գտնուէր յընթրիս, Խսթ. Ա. 3, 5. Ղուկ. Ժ. 16-21։ և անատեն կը դրուէր սեղանապէտ մը որ պայտատօնին յարմար ծանրաբարդյաց զգաստ և անյոդդողդ անձ մը ըլլալու Բովհ. Բ. 8. Կոչնականք կը բազմէին իւրաքանչիւր իւր պատուզյն և աստիճաննին համեմատ, Ծննդ. ԽԴ. 33. Ա. թագ. Թ. 22. Ա. պակ. ԽԵ. 6, 7. Մատթ. ԽԳ. 6. Ղուկ. Ժ. 7. Ի բազմականն արժանաւոր անդ բանելու շատ նախանձանդիր էին արևելեայք։ Երբեմն կաշնատէրը թեթեւ, պատուակն եւ լայն հանգերձներ կու տար բազմականաց, և անատեն հանգերձը հագնիլ շուզել մեծ թշնամններ կը համարուէր տանուակրոշը, Ժող. Թ. 8. Մատթ. ԽԲ. 11. Ցոյտ. Գ. 4, 5. Բազմականք կ'ընկողմանէին ուղանին բոլոր տիբը, և զուր ի լուսացումն և անուշահաս ծիստնելլիք կը մատուցուէր անսաց, Մարկ. է. 2. Ղուկ. է. 44-46. և յետ ճաշոյն գարձեալ ձեռք կը լուային, մինչ սպասաւոր մը կը լցուցնէր ջուրը։ Տես Մատթին բառին պատկերը։ Ի ժամ ճաշոյն և յետ պյոնորիկ պյևնայլ զբօսանք և զուտրութիւններ կը կատարուէին։ Նաև առեղծուածներ կ'ըսուէին, Դատ. Ժ. 12, արևելեան վէտեր կ'ըսուէին, երածշատութեամբ և կարպաւու, շատ անգամ նաև շաւայութեամբ և արքեցութեամբ կ'անցնէր ժամանակը, ԽԵ. 12. ԽԴ. 7-9. Ամսվ. Գ. 5. Ցես և Ուտել, կերպիւր։ Խոզ, ծանօթ անասոն, զոր սւել արգելեալ էր Հրէից։ Աբդար. Հրեայք այնպէս կը գարշէին սւել խոզինի, որ խոզն անունն անգամ առաջ չէին ուզեր, Ղետ. ԺԱ. 7. Բ Օր. Ժ. 8. կատապաշական գարշիլ ոռվարութեանց կարգը կը յեւսի

նաև Հրեաներէն ունաց իոզի միս ուտելը, Ես. 4. ԿԶ. 3, 17: կը կարծուի թէ հեթանոսաց վաճառելու համար հակառակ օրինաց կը սնուցանելին Հրեայք խոզերուն երամակը որ գիւահարելով հեղձան գիւն նեսարեթի ծովը, Մատթ. Ը. 32: Անառակ սրդւոյն գեղեցիկ և աղուառակը կը ցուցնէ թէ խողարածութիւնն ի՞նչ անարդ և գարշլի գործ համարուած էր առ Հրեայս. իրենց հայրենի ժառանգութիւնն անառական երամբ վատնող թշուառականաց վերջին ապաստանն էր այս արուետը, Ղուկ. ԺԵ. 14-16: Այս անառայն անուղղաց պիզծ ըալքը կը ցուցընէ թէ ճշմարիս հաւատքն ընդունել բաւական չէ եթէ նորոգուած չէ սիրտը, Բ. Պետր. Բ. 22: Խոզին առ ոսն կոփելը պատուական բաները ցեխի մէջ՝ գեղեցիկ օրինակ է անոնց որ արհամարհանք և շարաւար կը գործածն աւետարանին շնորհըք, Մատթ. Ե. 6:

Իիշարտ յարձակեցաւ գաղանին վրայ և սատակնց չնա որով, Վնասները զրոյ կու տայ այս գաղանին՝ նկարագրուած են ի Սաղմսսին, Զ. 13:



Խոյր, ապարօշ կամ վարսակալ Հըւից քահանայապետին, քանի մը կանգուն երկոյն բեհեզէ, զոր մետ պատերոյ զգիլսով, կը պնդէր վերէն գլխուն վրայ կապուտակ ժապաւինք, ընդ որ անցած էր թիթեղ ոռնի որ կու գար ճակար, և զրան գրուած էր լիրաւրիւն հետան, Ել. Ի. 4. 36-38. Լթ. 28-31:

Խոնարհութիւն, առաքինութիւն թէ՝ յատկութեամբ և թէ՝ ազգեցութեամբ րուրովին հակառակ հըպարաւութեան: Յաճակի կը գովուի ի Սուրբ Գիրս, Առակ. ԺԵ. 33. Ժ. 19: Տէն մեր մանաւանդ կը գովէ խոնարհութիւնը, Մատթ. ԺԸ. 4, և կ'ազնուացնէ, կը պատուականացնէ իւրով օրինակաւ, Յափ. Ժ. 4-17. ՓԸ. Բ. 5-8: Ամէն ստեղծեալ էակ, թէն սուրբ, պարտի սնննալ այս առաքինութիւնը. ըսց միշտ և հանապազ դիխաւոր և աբրոզ յատկութիւն ըլլալս և խոնարհութիւն ի բարս մեղուցեալ և ապականեալ սրգւոց մարդկան:


Խոստմնեմք: Պօրու այս բառով կը հասկնայ Աստուծմէ մարդոց շենօրհուած հօգեսր բարիք, մանաւանդ գրիխոտս, և զշոգին Սուրբ և Աւետարանին բոյսր պարգեները, որոց առհամառչայն արուեցաւ Արքահամու և միւս նահապետաց, և խոստացուեցաւ թէ պիտի արօւեր



Ապորի խոզ, որ և կինձ կամ վարազ, կը համարսի իրբւ նախկին ցեղ հասարակ իոզի: Ե գաղան հատաղի և ահեղ: Վարտազին ժանիքն աւելի մեծ և ոսսատիկ են քան զանի ընտանի իոզի, և ստեն է երկաթագոյն, որ մանաւանդ սեի կը զարնէ: Ցուռակը երկայն է, ականջները կարծ են: Զարդիս վայրի խոզեր կամ վարազ, յանախ են վերին Յորգանանու մօն նախմախուա տեղեր: Կը դանաւին նաև ի կարմելսս, և մօտ ջիրերից ծավուն՝ երամագին: Խոչանաց ժամանակը շատ էր այս անաւանդն ի Պատեսամին: Թիշարտ, անաւանեալն Ասիւծասիրա, պատահելվ առոնց մէկուն, զարկաւ նիզակաւ, և մինչ գաղանը կը շանար ասկաւին կեղեւիւ թիշարտի ձին,

նաև բոլըր հաւատացելոց յետ նոցա, Հռովմ. Դ. 13, 14. Գաղ. Գ. 14-29. “Որդիք խոստման” բառով կ'իմացուին, կամ՝ իսահակայ սերունդը, իր զատեալ ի սերնդէն իսմայելի. կամ՝ ի Քրիստոնէութիւն դարձող չըրեսչք, և կամ վերջապէս բոլըր հաւատացեալք որ հաւատով մասնակից կ'ըլլան Քրիստոսով ֆրկուելու խոստման: Երբայցելոց թշթայն ԺԱ. 39 համարին “բառումն”, բառը կը նշանակէ խոստացուած իր մը, Գարծ. Ա. 4: “Ամենամեծ և պատական խոստմունքը բանիւ կ'իմացուին բոլըր բարիք պա և հանգերձ.

եալ կենաց, բարիք՝ զորս անվրէոց պիտի տայ Աստուած իւր ժողովրդեան Քրիստոսով, Բ կորնթ. Ա. 20. Ա. Տիմ. Դ. 8. Բ Պետր. Ա. 4: Ի շնորհս անհուն արժանաւորութեան Փրկին, անհուն սեր, անսահման բամաստութիւն և ամենակարող զօրութիւն իրբե գրաւ կը կենայ յօդուա և ի պէտս ժողովրդեան Աստուածց. բանզի եթէ Աստուած իւր միածին Որդին տուաւ անոնց համար, որշափ ևս աւելի պիտի տայ, երբ հարկաւոր տեսնէ, ուրիշ որկիցէ բարիք որ քան զայն ստորին են, Հռովմ. Ը. 32:




Խօրան, վրան, տաղաւար, կամ առժամանակնեայ առուն: Իրը հասարակ խորան տես Վրան բառը: Ի Սուրբ Գիրս խորան կը կոչուի մասնաւանդ վրանը զոր շինեց Մագիստրանապատին հրամանաւ Աստուածց, իրբեւ տեղի կրօնական պաշտօտաման Հըլից, յառաջ քառա զշինումն տաճարին: Աստուածոյ պատուերը թէ ինչպէս պիտի շինուէր խորանը, և շինութեան պատմութիւնը, դրուած են ի գիրս Ելից, գլ. Ի. և որ զինք: Այս խորանը կը կոչուէր շատ անգամ ժողովքի խորան կամ խորան վկայութեան:

Խորանն էր երկայնածեւ քառակուսի, երեսուն կանգուսն երկայն, տասն կանգուսն լցն և տասն կանգուսն

բարձր, Ել. Ի. 15-3. Լ. Զ. 20-30. պյսինքն իրը յիսուն և հինգ սոք երկոյն, ութեատան ոոք յոյն և ութեատան ոոք բարձր: Երկու կողմերը և արեւմտեան ճակատը շինուած էր ոսկի թիթեղներով պատած և արծաթի խարիսխներու վրայ հաստատուած ոստիմի փայտէ տախտակներէ: Կային նոյն փայտէն և նոյնպէս ոսկիսպատ թակներ որ կ'անցնէին տախտակներուն վրայ հաստատուած ոսկի օգակներէ: Արեկեւան ճակատն, ընդ որ էր մուտն ի սորանն, չկային տախտակներ, ոյլ սատիմի փայտէ հինգ սիւն սրոց գըլուխները և շրջանակները նոյնպէս ոսկիսպատ էին, չինգ պղնձէ խորիսիներու վրայ հաստատուած: Խո-

բանն պյսպէս շինուելէն ետքը կը ծածկուէր չորս պյլապյլ անսակ վարագոյններու։ Առաջին և ներքին վարագոյնն էր բեհնդէ, որոյ վրայ կային քերդգէներու պատկերներ, գործ ասղնեղործ, ի կապուտակէ, ի ծիրանւոյ և ի կրինակի կարմէր. պյլ գեղեցիկ վարագուրէն էր նաև ձեղունը։ Երկրորդ վարագոյրն էր ոյժի մազէ, երրորդն ի շիկակարմիր մորթոյ խոյշ, խոկ չորրորդ և արտաքին վարագոյրն էր ուրիշ տեսակ մը մորթէ։ Տես թէնալ։

Արդէն ըսինք թէ իորանին արեւելէան ճակատը տափուակ չունէր, ոյլ հինգ սիւն միայն սատիմի վայսէ, և այս ճակատը ծածկելու համար կար վարագոյր մը նկարէն ասղնեղործ, որ կը կախուէր այն հինգ սիւներէն, Ել. Իլ. 16.



Այս էր արտաքին երկոյթ խորանին որ, վերցիշեալ ունաց պէս, սատիմի վայսէ, իրամէ երկու և կէս կանգուն հեռու, արծաթէ խարթիններու վրայ հաստատուած չորս սկիթապատ սիւներով կը բաժնուէր երկու մաս, Ել. Իջ. 31. Լ. 9. 36. և այս սիւներէն կը կախուէր ուրիշ վարագոյր մը նոյն նիւթերէն չօրոց էր արեւելեան ճակատին վարագոյրը. Ել. Իջ. 31-33. Լ. 9. 35. Երբ. 3. Ընդհանրապէս կը կարծուի թէ խորանին մէջը բաժնուած էր այնպէս ինչպէս առանքը, որ խորանին օրինակին համեմատ շինուեցաւ։ Խորանին բարս երկայնութեան երկու երրորդ արուած էր առաջին սրահին, կամ Արքութեան, և մէկ երրորդը երկրորդ սրահին, կամ Արքութեանց

Արքութեան։ Այսպէս առաջին սրահը քան կանգուն երկոյն, տասն կանգուն լայն, և տասն կանգուն րարձը էր, իսկ վերջին որահը՝ տասն կանգուն միայն երկոյն, և նոյնափայն և բարձը։ Դիտղութեան սրժանին է որ ոչ Արքութիւնը և ոչ Արքութեանց Արքութիւնը ունէր պատուհան։ Ռւստի առաջին մեծ սրահին մէջ հարկաւոր էր աշտան ակր սրպէս զի քահանայք կարող ըլլային կատարել պայտօնը։

Այսպէս շինուած խորանը կը կենար երկոյնածե բաց տեղ մը կամ գաւիթ մը, հարիւր կանգուն երկոյն և յիսուն կանգուն լայն, ծիշդ արեւելքէն արեւմուտք, Ել. Իլ. 18. Շուրջ զգաւթիւն կոյին սիւնք ի պղնձոյ, արձաթի շրջանակով, իրարմէ հինգ հինգ կանգուն հեռու, քըսան մէկ կողմէն, քառա միւս կրկմէն, և տասն տասն յետոյ և առաջ։ Այս սիւներուն խարիսխներին էին պղնձի, և հաստատուած էին գետինը ցիցերով նոյնպէս ի պղնձոյ, Ել. Լ. 10, 17, 20. Արքուներուն լուս ձրւութիւնն էր հաւանականապէս հինգ կանգուն, քանզի այս սիւներէն կախուած վարագոյրք այս բարձրութիւնն ունէին, Ել. Լ. 18. Գաւկիթը շրջարջանակ էին բեհնդէ, ոյսինքն մանուած բարակ քիմանէ, Ել. Իլ. 9. Լ. 9. 16. բաց ի վարագոյրէն որ էր գաւթին արեւելիան ճակատն ընդ որ էր մուտ ի դաւիթիթին. այս վարագոյրն էր նոյնպէս բեհնդեպայ ի կապուտակէ, ի ծիրանւոյ և ի կարիրյ կրկնելյ, և ունէր կապեր առ ամփոփելյ ի վեր կամ ի կողմն մը, երբ քահանայք պիտի մտնէին գաւթիթը պաշտօն կատարելու, Ել. Իլ. 16. Լ. 18. Այս գաւթին մէջ էր ողջակիզաց սեղանը և աւազանն հանգերծ պատուանդանաւ կամ խարսխաւ, Ողջակիզաց սեղանը կը կենար գաւթին գրան և խորանին գրան ուղղութեամբ իրեւ ի միջոցի, բայց աւելի մօտ գաւթին գրան, Ել. Լ. 6. 29. աւազանը կը կննար ի մէջ ողջակիզաց սեղանյն և գրան խարսխն, Ել. Լ. 8. Այս գաւթին մէջ կը գար ամէն իրահելացիք մատուցանել իւր նուերները։

Արդ : Խորանը թէե գաւթին մէջ էր, բայց ոչ ճշշդ անոր կեցրանք : Հաւանական է մանաւանդ թէ գաւթին արեւելեան կողմը, խորանէն ասդին, աւելի ընդարձակ էր, այսինքն քառակուսի մը յիսուն կանգուն երկպյն և յիսուն կանգուն լոյն . և արդարե քան զայտ փոքր միջոց մը չըր կրնար բաւել հոն կատարուելու գործին, և բազմութեան որ պարտէին առաջիկայ գտնուիլ պաշտամնա : Գանձ հրմա կահուց և կարասեաց խորանին :

Արրութիւն կոչուած տեղն ուր քահանայից միայն թոյլ տունեալ էր մտնել, Երր . Թ. 6. յիսուեու որ արժանի երեք բան կար . այն է խնկոց սեղանը, առաջաւորութեան հացին սեղանը և աշտանակը լուսոյ համար, Ասոնց իւրաքանչւրին վրայ խօսուած է իրենց տեղերը. տես այն բառերը, Խնկոց սեղանը կը կենար ի միջոցի Արրութեան, վարագուրին առջե, Ել . Լ. 6-10 . Խ. 26, 27. այս սեղանին վրայ կը ծխուեր խոնակ ամէն առաւու և երեկոյ, Ել . Լ. 7, 8. յօնեկոց սեղանին հրասային գին, այսինքն յաշմէ քահանային ի մտնելն, կը կենար առաջաւորութեան հացին սեղանը, Ել . Իջ . 35 . Խ. 22, 23, և ի հարաւոյ Արրութեան աշտանակն ոսկի, Ել . Իջ . 31-39 : Արրութեանց Արրութեան մէջ, ուր քահանայապեար միայն կ'ըշէեր մտնել տարին մի անգամ, Երր . Թ. 7, կը կենար տապանակը զըր կը ծածկէին քաւութիւնը և քերովիլք :

Կը կարծուի թէ իրը մէկ միլիոն թալիքի ոսկի և արծաթ գործածուեցաւ ի զարդ խորանին: Նշունաւոր և մեծածախ շինուածը որ նկարագրուեցաւ՝ կանգնեցաւ Անայի անապատը, յետ ելցն խօսոյելի յշգիտառուք, երկրորդ տարւոյն առաջին ամսոյն առաջին օրը, Ել . Խ. 17 . և կանգնեւելէն ետքը, հանդերձ կահիւք և կարասեաց օծուեցաւ ոուրը իւրզով, հմր . 9-11, և սրբուեցաւ արեամբ, Ել . Իջ . 6-8 . Երր . Թ. 21 : Ողջակիզաց սեղանը մանաւանդ որբուեցաւ եօթնօրեայ պատարագոք, Ել . Իջ . 37, մինչ ցեղերուն իշխանները հարուստ ընծաներ կը նուիրե-

ին ի պաշտօն սրբարանին, թաւ . Ե. Զմոռնանք նաև յիշել թէ խօրանն այնպէս շինուած էր որ կրնար ի պահանջնել հարկին մաս մաս բանութիւ, և նորէն կահնգնութիւլ: Խորանին այսոպէտ անշատելի մասերէ կազմուիլն հարկաւոր էր, վասն զի խօսյելացիք ի շուել իւրեանց յանուպատին պարտէին տանեւլ զայն ընդ իւրեանու : Ի վերանալ խորանին կը վերանային նաև հրեղէն սիւնն և ամպն, և ի հանգչելն՝ կը հանգչեին : Ամէն անգամ որ խօսյելացիք կը վերցանեին իրենց բանակը, քահանայսք կը քահին իւրանին, ծածկացիք մէջ կ'առանեւին, և Ղետացիք կրգաբաւ և կանոնվ բարձեալ կը տանէին, թու . Դ : Ուր որ կը բանակէր ժողովուրդը, խորանը կը կանգնուէր ժողովրդեան վրաններուն մէջաեղ : Փողովուրդը կը կազմէր բանակ քառակուսի, իւրաքանչիւր ցեղ իւրզով գոչոչիւ, իրը երկու հազար կանգուն հետի ի խօրանէն : Մըկէտ և Ահարոն հանգերձ քահանայսք և Ղետացւովք կը բանակէին անանց մէջ :

Թէ որչափ տեսեց խորանը՝ շենք գիտեր, Մինչ Պաղեստին կը գրաւուէր, խորանը մեաց ի Գաղգազա, Յես . Դ. 19 . Ժ. 43 : Յետ նուամման Պաղեստինու շատ տարիներ մեաց ի Ալեյվամ, Յետ . Ժ. 1 . Ա Թագ . Ա. 3 : Բ Թագ . Զ. 17, և Ա Մնաց . Ժ. 1 համարներուն մէջ կ'ըսուի թէ հաւիթ պատրաստեց և կանգնեց խորան յւերասպէմ վասն Տապանակին որ ժամանակ մը կեցած էր կարիսթարիմ, և ապա Արգեգոմի տունը, Ա Մնաց . Ժ. 6, 14 . Բ Թագ . Զ. 11, 12 : Ա Մնաց . ԻԱ . 20 համարին մէջ կ'ըսուի թէ Մովսիսն շինուած խորան այն ասեն կը կենար սակաւենի ի Գարուտուն . ուստի կ'երեկի թէ տապանակը կանքաւ զատուած էր խորանէն : Խորանը մշնաց տակաւին ի Գարաւուն առ Աշումնիւ, որ զահ մատզց անոր առնելը, Բ Մնաց . Ա. 3, 13 : Այս վեցին անգամն էր որ կը յիշուէր խորանը, քանզի կ'երեկի թէ տապանակին հետ ատճառը բերուած խորանը Բ Մնաց . Ե. 5, այն վրանն էր յորում կը պահսւէր տապանակին ի Ափոն :

Խորհուրդ : կը նշանակէ քաղաքի , և պյառէս կը գործածուի ի նշանակել հիթանոսական “խորհուրդներ” կամ ծածուկ արարողութիւններ որ լի էին ամենայն գարցութեամբ : ի Սարբ Գիրս “խորհուրդ” բառը կը նշանակէ այն կրօնական ծմբարտութիւնները որ , առանց աստուծածին , յայտնութեան , անծանօթ պիտի մեային մարդոց : Մեկ Տէրը երանի առաւալ աշխարհականներուն , որ Աստուծած յայտնութ էր անոնց “երկնից արքոյութեան խորհուրդները ,” Մատթ. ԺԶ. 17. ԺԱ. 25. Ղուկ . ժ. 21-24. Պօղոս կը մեկնէ այս խօսքը , Սփեռ . Գ. 4-9. և յաճախ կը գործածէ խորհուրդ բառը . Աւետարանին խորհուրդը , Քրիստոսի խաչին խորհուրդ , Քրիստոսի խորհուրդը որ ծածկուած էր ի յաւիտենից , մարդեղութեան խորհուրդը , այլովքն հանդերձ . Հոռմ. ԺԱ. 25. Ա կորնթ. Բ. 7-10. Դ. 1. ԴԳ. 2. ԺԵ. 51. Ա Տիմ. Գ. 9, 16: Ասոնք կոչուած են խորհուրդք ոչ միայն վասն զի ունին ինչ ինչ որ ի վեր են քան զմարդկային միտո , և ինչ զորս դիմու մեզ անհնար էր , եթէ ուրդին Աստուծոյ ի հզդին Սուրբ յայտնութ շըլային մեզի , այլ և վասն զի նախնի Քրիստոնեայք առողջ չեին բանար որկիցէ մարդոյ , ըստ երաւաւն Քրիստոսի առ աշակերտուր , “Սուրբ բանը շնունքուն մի առք , և ձեր մարդարիաները խոզերուն առջեւ մի ձգէք ,” Ա կորնթ. Բ. 14: Տեղ մը “խորհուրդ” բառը կը թուիր նշանակել Աւետարանին անհետութեան մէջ Աստուծոյ գաղանի նպատակին բովանդակութիւնը , որ տակաւ պիտի յայտնուի մինչեւ ի վախճան , Յայտ . Ժ. 7. ԺԱ. 15:

Խորհուրդ կը նշանակէ նաև պյառարտութիւն մը , պյառիքն բան մը յայտնելու այն կերպը որով բանի մը մէկ մասը կը ցուցնենք , ըստ քոզպէ ծածկելով ուրիշ մէկ մասը , զոր դիմանալ կամեցողը պարտի ջանոր վերցուանել քոզը : Այսպէս եօթն սոտզերուն խորհուրդը , Յայտ . Ա. 20. պյառարտութիւն է որ կը ցուցնէ Ասիդ եօթն եկեղեցիները եօթն վարեալ աշխանակներու օրինակաւ : Այսպէս “խորհուրդ” Մեծ Բարելոն ,

այլարտանական պատկեր է հոգեոր նաբելոնի , կոտապաշտութեան , հոգեոր պոռնիկութեան , այլովքն հանդերձ . “Ես քեզի բոմ” ան կնկան խորհուրդը .” պյառիքն Մեկնեմ քեզի պյառարտական պատկերին միտքք : Յայտ . ԺԷ. 5, 7:

Խորլ , պատուական քար մը գետեղիւր կամ հաստատելու համար խոռոչ , Ել . ԻԲ. 11, 25. ԼԹ. 6.

Խունկի : Խունկ մատուցանել առերրայեցին քահանայից միայն պաշտօնն էր : Խունկ մատուցանելու համարքահանայք կը մտնէին ամէն առաւու և երեկոյ Արքութիւնը Վրութեանց , և ծուխը որ ծառացեալ կ'ելէր՝ արգելք էր անոր համարձակ և մանր նայել տապանակին և քաւութեան , Ղեա . ԺԶ. 13. Ղեացւոց թզւտրուած չեր մերձենալ ի բուրուառ , և կորի , Դաթման և Արքիրոն չարաշար պատժուեցան այս պատուերին դէմ գործելով : Խունկը նշանակէ էր մանակին պաօթից : Մինչ խունկ կը ծխուէր , ծողովուրդը կ'աղօթէր ի գաւթին առանձինն , և անոնց ազօթքը խունկին անոյշ հոտովի հանդերձ կ'ելէր երկինք , մինչեւ որ քահանան դուրս գալով կու տար օրնութիւնը : Այսպէս Քրիստոս կը մատացանէ իւր ժողովուրդը և զազօթն նոցա առ Աստուծած , որ կ'ընդունի զնոսա վասն արժանաւորութեան Քրիստոսի և միջնորդութեամբ նորա , և կու տայ օրհնութիւն բաելով , “Զեր մեղքերը թզուած են , գացէր իսպանութեամբ ,” Սաղմ. ՃԽԱ. 2. Ղուկ . Բ. 9. Յայտ . Ե. 8. Ը. 4: Խունկ երրեմն կը նշանակէ զնէ և զօհէլի անառնոց նարպը , քանզի բուռն խունկ չէր մատուցուէր սղջակիզաց սկզանք , Սաղմ. ԿԶ. 15. Խնկց սկզանքն նկարագրութիւնը առև Սեղան բառին մէջ :

Խունկեղեգն , Երգ . Դ. 14. համեմ ինչ կարմիր , յիշեալ ընդ նիւթը յորոց կը կազմուէին նուիրելի անուշահստութիւնը , Ել . Լ. 23: Բուռն անուշահստ եղէզը կամ սէզը կու գար հնդկաստանէ , և մարդա-

բեք կը խօսէին առոր վրայ իբրև զօ-
տար և մեծագին նիւթդոյ, Ես. ԽԳ.
24. Երեմ. Զ. 20. Եղեկ. ԽԵ. 19:

Ծ

Դառայ: Այս բառը կը նշանակէ
երբեմն զայն որ կամաւ յանձն կ'ա-
նու սպասաւորել պլոց: Այսոքէս
Յեսու էր ծառայ Մովսիսի, Եղիսէն՝
Եղիայի, և Պետրոս, Անդրեաս, Փի-
լիպպոս և Պողոս Էին ծառայք Յի-
սուսի Քրիստոսի: Փարաւոնի, Սա-
ւորդի և Դաւթի ծառայք Էին հր-
պատակք նոցա ընդհանրապէս, և
մասնաւորապէս պաշտօնեայք ի խոր-
հրդականիք արքունեաց նոցա Փղըշ-
տացիք, Ասորիք և այլ ազգք Էին
ծառայք Դաւթի, պատինքն, հպա-
տակ և հարկատու Էին նոցա: Մա-
սայք Աստուծոյ են նորա որ նուիր-
եալ են ի ծառայութիւն նորա, և
կը հնազանդին անոր ուորը խօսին:

Ըստ նախինն նշանակութեան իւ-
րում, այս բառը կ'առնուի ի Սուրբ
Գիրս էրբե սպասաւոր վարձկան, և
կամ իբրև պիտիսիք որ որս սպասա-
ւորութիւնն էր սուացուած տեառն
իւրոյ մինչեւ այս ինչ ժամանակ և
այս ինչ կամ այս ինչ պայմանաւ:
Յովսէփ և առաջին զորմէ կը կար-
դանք ի Սուրբ Գիրս թէ վաճառե-
ցան ի ծառայութիւն, ննիդ. Ա. ի.
27. 28: Հին նահապետ ունեին ի-
րենց գերդաստանին մէջ շատ ծա-
ռաներ որ կ'երեսի թէ քաղցրու-
թեամբ և արդարութեամբ կը նոյ-
սէին. մեծ զստահաւթիւն կը մա-
տուցուէր անոնց, և պար ծառայք
կը նային նաև լինել ժառանգ իբրեց
տերանց ստացուածոցը, ննիդ. Ժ. ի.
41-16. Ժ. 2-4. Խ. 4-10: Առնք
մասնակից էրն նաև կրօնական ա-
ռանձնաշնորհւթեանց նահապետա-
նին գերդաստանին, ննիդ. Ժ. 9-
13. 27. Ժ. 19, և ուրիշ ակրոջ մը
չէին կրնար թօղուիլ իբրև ծառայ:
Առ Երբայցեւովք բանի ծառայու-
թիւն կամ սարկութիւն ընդհանուր
էր ազգաց մէջ. և որպէսետև Հրեկց
մէջ ես մուտ գտած էր պյո, Մովսէս
օրէնք գրաւ նաև սարկաց համար
ինչպէս կը պահանջէր կրօնքը և մար-

դասիրութիւնը: Մեղմագոյն սարբ-
կութիւնն էր Երբայցեց որ սարբ-
կութիւնն ուրիշ Երբայցեցւ մը
տուն: Մարդ մը իբրև սորուկ ծա-
ռայիրու կը բանագատառուէր պյլեայլ
պատճառաւ համար, զորոցինակ,
զիխաւորապէս աղքատութենէ, Ել-
իլ. 7. Ղետ. ԽԵ. 39-47. Փոխա-
նակ պարտուց զոր այլազգ չէր կա-
րող հատուցանել, Դ Թագ. Դ. 1-
զողանի փոխարէն, Ել. ԽԵ. 3. կամ
շահէլու համար իւր փրկանաց զինը
հիմանասաց մէջ գերութենէ: Եր-
առոյութեան կամ սորուկ թեան այս
տեսակը չէր կընար անել աւելի քան
կամ եօթը տարի: Բայց յե-
աւարտման այս շարաթմական, պյ-
միքն եօթը աարիներուն, ծառայն
կրնար կամաւ մշտնինաւորը իւր
ծառայութիւնը, կամ մինչեւ յուել-
եան տարին մեալ իւր աիրոջը առւնն
իբրեւ ծառայ սորուկ, բայց, ի վե-
կայութիւն այսը, պարտէր ականջը
մեկել տալ առաջի պայմայց, Ել.
ԽԼ. 2. 6. ԽԵ. 40: Երբայցից ծա-
ռան բռնադատուելու չէր ծառայել
խոտիւ, և ոչ աւելի խիստ ծառա-
յութեան գրուիչ: Մասան իրաւ ունք
անէր բողոքել դատաւորաց, կրօ-
նական առանձնաշնորհութեանց մառ-
նակցել, ունէր նաև արտօնութիւն
ազատութիւն պահանջնորդ փոխարէն
տուգանք ըն հատուցանեանով, և
պարզ պահանջել աիրոջն ն երբ
կ'ելէր ծառայութենէն, Ղետ. ԽԵ.
47-53: Բ Օր. Ժ. 12-18: Տես և
Բ Մնաց. ԽԼ. 10, 11. Նէնմ. Ի 1-
13. Երեմ. Ղ. 8-22: Մովսիսական
օրէնքը հսկ տարած էր նաև ազա-
տութեան ծառայի մը որ ի սորկու-
թեան էր Հրեկց մէջ ընակող սոտ-
րականիք քով, Ղ. Կետ. ԽԵ. 47-51:

Հրեկց գրացից և անոնց մէջ ընա-
կող հիմանասներէն, մանաւոնդ ա-
նոնց պատերազմի գերիներէն և Քա-
նահացւոց մեացորդներէն Հրեկցը
շատ սորուկներ ունեին: Օրէնքը կը
պաշտպանէր նաև առոնք, Բ Օր. Ա.
16, 17. ԽԵ. 19: Այս սարսկները
կրնային Հրեկութիւնն ընդունել, ու-
ներուն մասնակից ըլլալ, կրօնական
հրահանդ և առանձնաշնորհւթիւն-
ներ վայելել, Ել. ԽԵ. 44. Բ Օր. Ժ.

48. իթ. 10-13. լ.Ա. 10-13: Սարուկ
մը զոր իեղած էր տէրը՝ ազատ թող-
ուելու էր, նլ. իԱ. 26, 27. օտարի
հարստահարութենէ փախչողն ըն-
դունուելու էր, Բ Օր. իԳ. 15, 16.
Մանկավարութիւն կամ մարդագո-
ղութիւնն արգելեալ էր ընդ պատ-
ժազ մահու, նլ. իԱ. 16. Բ Օր.
իԳ. 7. Ա. Տիմ. Ա. 10:

Հրէից մէջ չկար այն տեսակ սարր-
կութիւն որ կար Հռովմայեցոց մէջ
Քրիստոսի ժամանակ: Հռովմայեցք
իրեն ստրուկ կը գործած էին պատե-
րազմի գերիները, և ստրուկ կը դնէ-
ին: Անոնց ստրուկները ցեղարձու ծա-
ռայ էին, և տեսաբը բացարձակ իշ-
խանութիւն ունէին իրենց ստրուկ-
ներուն անձին և կենաց վրայ: Բայց
և այնպէս շատ ծառաներ կը թող-
ուէին ազատ, և շատ անդամ Հռով-
մայեցի ազատեալ մը բարձր պատիւ-
ներու կը հասնէր:

Սարկութիւնն կամ բռնի ծառաւ-
յութն ան վերաբերեալ խօսքերէն,
որ կան ի Սուրբ Գիրս, կը մակարեր-
ուի թէ ստրուկ փարել չար և տաելի
գործ է, Ա. Կորնթ. ի. 20-21: Եր-
բեմն Սուրբ Գիրը կանոն կու տոյց
տերանց և ծառապից պարտուց վրայ
որ առ միմիւնս, Սիես. Զ. 5-9.
Կոզ. Գ. 22. Գ. 1. Տիտ. Բ. 9. Փի-
լիմ. Ա. Պետր. Բ. 18, և կը քարոզէ
ու ճշմարտութիւնները, թէ բոլոր
մարդիկ միենան սկիզբ էն, թէ ա-
մէն մարդու հոգին անմահ է, և թէ
բոլոր մարդիկ իրաւունք ունին կար-
գալ: Առողք Գիրը, և վայեկի ամէն
միշոց ճանչաւու Փրկիչը և ծառաւ-
յելու անը. ճշմարտութիւններ՝ զո-
րու եթէ ի դորձ դնէին տեսաբը և ծա-
ռապիք, իշխանք և իշխունաւորը, ա-
ւագք և կրտսելը, ապաբէն կը վեր-
նառ ամէն հարստահարութիւն, յոր-
մէ կը գարչի Ասուուած, Բ Օր. իԳ.
11. Արզմ. ՃԳ. 6. Լու. Ժ. 1-3. Ա.
մովս. Գ. 1. Մաշ. Գ. 5. Յակ. Ե. 4:

Մառք յաճախ կը գործածուին
իրեւ օրինակ թագաւորաց, մեծա-
անց և ճորից, Սազմ. Լ. Ե. 35.
Ես. Բ. 13. Դան. Գ. 10-26. Զաք.
ԺԱ. 1, 2: "Մառն գիտութեան բար-
պւ և չարի, կը բներէր արգելեալ
պառզը, զոր ուտելով Ադամ, ա-

ւազ, զիտցաւ բարին՝ բայց կոր-
սինցնելով, զիտցաւ նաև փորձի: թէ
ինչ մնծ ազէսք էր մեղքը, նշնոդ.
Բ. 9, 17: "Եկենաց ծառ, պիտի թէ
լոր թերեւ երաշխաւորութիւն մի-
անդամնյն միջոց կենաց, կնիք յաւի-
տենական սրբութեան և օրհնու-
թեան, ևթէ չէր մեղուցեալ մարդը:
Տես և Յայց. իԲ. 2:

Ծեծել: Ծեծ կամ ձաղկութն հա-
սարակ էր առ Հրեայու: Մեր Փրկիչը
կրեց այս բարբարոսական և անարդ
տանջանքը, որ երրեմն այնպէս իրա-
տիւ և չարացար կը կատարուէր մին-
չև մաս գործել, Ցովհ. Ժ. 1: Ըստ
օրինաց Մովսիսի ծեծի հարուածն
աւելի պիտի չըրար քան զքառա-
սուն, Բ Օր. իԱ. 1-3: Հրեայիք առ-
գագութիւնն թէ գուցէ զիկուա-
ծով քառասունն անցնէր և այնպէս
օրէնքն աւրուէր, ուահմանեցին յետոյ
երեսուն և ինն հարուած միայն, կամ
երեքտասան՝ երեքեղուեան խարա-
զանաւ: Ծիծելու երկու կերպ կար.
մին՝ չուանեայ խարազանաւ կամ
մտարկաւ, և կամ կաշեայ փոկով
որս ծայրը երրեմն սրածայր երկաթ-
կար. միւրս՝ բրով կամ քքով: Կը
մերկացնէին յանցաւորն ուսիրէն
մինչեւ մէջքը, և կը պրկէին բաղուկ-
ներէն ցած ցցի, որպէս զի հակէր
գէպ ի վար, և հարկանողը դիւրաւ
ծեծէր թիկունըր. կամ, ըստ արդի
եղանակին գան հարկանելոյ, շանե-
լին կը տարածէին երեսի գրայ գե-
տինը, Բ Օր. իԵ. 2: Պօզոս կը պատ-
մէ թէ, Բ Կորնթ. ԺԱ. 24, Հնդիցու
ծեծուեցաւ ի Հրեից միով պակաս
քան զքառասուն. և յանցորդ հա-
մարին մէջ կը ցուցնէ թէ բրով ձաղ-
կուիլը տարրէր էր խարազանաւ ծեծ-
ուելին, քանզի կը լսէ, "Երեք անդամ
ձաղկով ծեծուեցայ," ի ձաղկէլն եր-
բեմն թիկանց կը արուէր հարուածը,
և երրեմն ստից ներբանին:

Ծերեք, Խորոյեկի ցեղապետը,
որ յառաջ քան զհաստատութիւն
երբոյական իշխանութեան, կը վա-
րեկիւ իրենց ընտանիքը և ժողովսը-
դը: Մովսէս և Ահարոն կը վարուէին
իօրայեկի ծերերուն չետ իրեւ ընդ-
երեսիսանաց ազգին, նլ. Գ. 16.
Դ. 29. ԺԲ. 21: Երբ օրէնքը տրու-
253

ցաւ, Աստուած հրամայեց Մովսիսի
առնուլ երեսուն ծերերը, ինչպէս
նաև զլիարոն, զնադար և զերի-
ուդ, զորդիս նորա, իրրե վկայո,
Ել. ԽԴ. 1, 9: Այսուհետեւ կը գըտ-
նենք միշտ այս եօթ անասուն կամ
մանաւանդ եօթանասուն և երկու
ծերոց թիւը. Վեց վեց իւրաքանչիւր
ցեղէ:

Երերակոյտ, եր խորհուրդ եօթա-
նասուն ծերոց առ Հրեսոյ, որոնց
նախագահ էր քահանայապետը:
Այս խորհուրդը կ'որոշէր ազդին կա-
րերագոյն դորձերը: Յովսեպոս ա-
ռաջին անդամ կը յիշէ Հրեսից ծե-
րակոյտն ի խօսելն զթագաւորութե-
նէն Յովհաննու Հիւրկանոսի Բ. ի,
69 ին նախ քան զիք: Կը կարծուի
թէ ծերակոյտը հաստատուեցաւ
յետ շինութեան երկրորդ տաճարին,
մինչ մարդարկութիւնը դադրած էր,
ի մանութիւն խորդոյն եօթանա-
սուն ծերոց առ Մովսիսի, Թուո.
Ժլ. 46-24: Ծերակուտի խորհրդա-
տեղին էր շինուած բոլորակ, որոյ
կէսն էր տաճարէն դուրս, և միւս
կէսը՝ տաճարէն ներս, և այս վերջին
մասին մէջ կը նստէին դատաւորը:
Նախագահը որ բնդհանրապէս քա-
հանայապետն էր՝ կը նստէր աթոռի
վրայ սրահին գլուխը, նախագահի
փոխանորդը կամ գլխաւոր խորհր-
դականը կը նստէր անոր աչ դին.
միւս ծերք երկու կողմը կը նստէին
կարդաւ: Այս խորհուրդին անդամոց
մեծագոյն մասը քահանայք կամ
Ղետացիք էին, թէպէտ աշխարհա-
կան մարդիկ և կոյին անդամոց մէջ:

Ծերակուտին իշխանութիւնը շատ
ընդարձակ էր: Ստորին ատեաններու
գէմ բողոքոցաց դատերը կը վճռուէին
հոս: Նոյն իսկ թագաւորը, քահա-
նայապետը և մարդարէք էին ընդ
իրաւասութեամբ նորա: Ազգին ընդ-
հանուոր գործերն ես կը բերուէին
այս ժողովոյ առջեւ, մանաւանդ այն-
պիսի գործեր որ կրօնից կամ պաշ-
տաման հետ վերաբերութիւն ունէին,
Մարկ. ԺԴ. 55. ԺԵ. 4. Գործ. Պ.
7. Ե. 41. Զ. 42. Կ'երեսի թէ նաև
օտար քաղաքներ ընակող Հրեայք
ի կրօնական կրնային բերուիլ այս
ատեանը, Գործ. Թ. 2: Մահապար-

տութեան վերաբերեալ դատեր և ա-
տեսնելու իրաւունք ունէր այս ժո-
ղով, բայց այս իրաւունքը հանդին
անոնցմէ Հռովմայցիք քիչ ժամա-
նակ յառաջ քան զիդիստոս, Յովհ. Ժ-
Ժ. 31: Մէկ Տէրը հաւանականա-
պէս այս ծերակոյտը կ'ակնարկէ,
Մատթ. Ե. 22: Կը թուի թէ կար
իւրաքանչիւր քաղաք ուրիշ ստորին
ատեան մը յօթն անդամոց, այն-
պիսի ինդրոց լուծման համար որ
այնչափ կարեւոր չէին: Հաւանակա-
նապէս այս ատեանն է որ կը կաչուի
դատաստան, Մատթ. Ե. 22:


Երածան: Այս գեղեցիկ երեւու-
թին պատճառն է արեգական ճա-
ռազ այթից բեկումը, երբ այն ճա-
ռազ այթք կանցնին տեղացող անձ-
րեին կաթիլներէն: Հառապայթք կը
բաժնուին դդյներուն ինչպէս հաս-
ուածակողմ կողուած ապակելոյն մէջ,
և ապա կը ցոլանան ամպէն որ է
յանդիման արեգական և հայեցողին:
Հարկ չէ կարծել թէ ծիածան չկար-
յառաջ քան զջրհեղեղն: բայց Աստ-
ուած յետ զրհեղեղին դրաւ զպին
լինել ուրախարար կնիք ուխտին իւշ-
րոյ ընդ մարդկան, կնիք մը՝ որ այն-
պէս հաստատուն է ինչպէս այս ըր-
նական օրէնքը որմէ յառաջ կու գոյ
ծիածանը:



Միթեռնիք, ծանօթ թռչուն գաղ-
թական, որ հասարակ է Սւրբութ և
յարեւելո, Ստղմ. ԶԴ. 3. Ե. 1. Լ. 13. Երեմ. Ը. 7. Տես և կոււթի և
ձննողուկ:

Մծումբ, հանքային նիւթ, գիւ-
թաւումբ, հանքային նիւթ,

բարորբաք յոցժ, որ և կը վառի հեղձ ձուցիչ հոտով՝ Սոգոմ և դաշտին ուրիշ քաղաքները կործ անեցան “Ծծրմ” բով և կրակով, Ծննդ. Ժթ. 24., և այս աշաւոր դէպքը յաճախ կը յիշուի ի Սուրբ Գիրք, իրբե նշան ժամանակաւոր և յաւիտենական դատաստանին Աստուծոյ ի վերայ շարագործաց, Յոր. Ժթ. 15. Սաղմ. ՓԱ. 6. Ես. Լ. 33. ԼԴ. 9. Յայտ. ԱԱ. 8.



ԶԵՌԱՅ ԵՒ ՄԱՏԱՅՑ ԽՆԴՂԱՅ,
ԵՒ ԹՄՌՈՒԿ

Ծննդղայ, երաժշտական գործի, կազմեալ երկու պղնձի կորոնթարդ ատիտակներէ, որ զարնուելով ընդ երերօս, կը հանին թթմբակ և սուր ձայն : Սաղմուսէն, ՃՄ. 5, կը տեսնուի թէ կար ձեռաց և մատանց ծննդղայ : Ծննդղայք կը գործածուեին ի տաճարին և հասարակաց զուարձութեանց մէջ, Ա. Լորնիք. Ժթ. 8. ԺԶ. 5, ինչպէս սովորութիւն է զարդիս առ Հայու : Տես Երաժշտութիւն :

Ծննդղոց, Գիբք : Հին կտակարտնին նուիրական զրոց առաջինք : Ծննդղոց կոչուած է Խօթանասնից թարգմանութեան յունարէն անունէն որ կը նշանակէ ամէն բանի կամ տիեզերաց “ծննդեան”, այսինքն զոյացման կամ ստեղծման գիբքը : Առ հասարակ ընդունուած է թէ Մոդսէն գրեց պյո գիբքը, և կը կարծուի թէ գրեց յոյ գիբքը, և կը կարծուի թէ գրեց յետ հրատարակելոյ զօրէնս : Ծննդղոց զրոց վաւերականութիւնը

հաստատուած է անհակառակելի փաստիք, և բոլոր Սուրբ Գրոց մէջ երեսուն և երեք անգամ կորուած է ի վկայութիւն իրբե ներշնչեալ մատեան : Հոն գրուած պատմութիւնը կը պարունակէ իրբ 2,369 տարւոյ ժամանակ ըստ կարծագոյն ժամանակագրութեան, բայց ըստ Հելլիք՝ աւելի երկար ժամանակ : Կը պատմէ արարշագործութիւնը, զնափառոր փեճակ և զանկումն մարդոյն, Աղ ամայ և անոր յաջորդաց պատմութիւնը՝ յիշելով միանդամայն կրօնից յառաջդիմութիւնը և զսկիզբն արուեստից զագդահամար, զտիս և զմահ նահապետաց միջե ցնց, զնդհ հանուր պատմամբութիւն և զապականութիւն ազգի մարդկան, ըզհամաշխարհական ջրհեղեղն, և զազատումն նոյի և տան նորու ի տապանին, նոյի և անոր տան պատմութիւնը յետ ջրհեղեղն, զբազմանաւն որդւոց նոյի երկրիս վրայ և բաժնել զերկիր ի մէջ իրեհանց : աշտարակացնութիւնը, լեզուաց իտանակութիւնը, և մարդկային ազգին ցրուումը, Արքահամու, Խահակոյ Յակորայ և Յովսեփայ կենաց պատմութիւնը : Ծննդղոց գիբքը, Սուրբ Գրոց միւս մասերուն պէս, զրուած է աստուածային ներշնչութեամբ : Այսպէս անոր մէջ պատմուած բաներէն շատերուն, անտարակայս քաջ ծանօթ էին Հրեայք : Աղ ամայ պատմութիւնը բերանացի աւանդութեամբ և օթն նահապետաց միջոցաւ եկած էր առ Մովսէս ինչպէս հաւանական է, և Մովսէս ունեցած ըլլալու է հին պատմական զրուածներ որոնցմէ ևս առաջ ըլլալու է շատ բան : Ծննդղոց գիբքը հիմ կը դնէ Աստուածաշունչի, բոլոր մացեալ գիբքերուն, և երկրիս, մարդուն և կրօնից պատմութեան մէջ անոր յարգն անզին է :

ԾՈԱՎՊԱԿԱՆՈՒՐԻՒՅ : Ծոմ ամէն դարու և ամէն ազգի մէջ պահուած է արտմութեան, և նեղութեան ժամանակներ, Յովս. Գ. 5 : Մոմբ կրնայ թելադրեալ համարուի ի բնութենէն, որ այնպիսի ժամանակներ չենդունիր կերակուր, և քաղցի այցեակը կը բառայա : Սուրբ Գրոց մէջ

բան, ծովապահութեան օրինակ մը յիշուած չէ նաև քան զի՞նգսէս։ Մովսիսի քառասահօրեայ ծոմք, ինչպէս նաև լղացին և քրիստոփին, պահանջելիք էր, թ. Օր. Թ. Գ. Գ. Թագածիթ. Տ. Մատթ. Գ. 2. Հրեայք բուտկա կը պահէին ծոմ, երբ առիթ կ'ունենային խոնարհեցանել զանձին առաջի լատուծոյ, խոստովանել զմեղ իւրեանց և ջանալ հաշտ առնել զնա, Դատ. ի. 26. Ա. Թագ. Ե. 6. Բ. Թագ. Ժ. 16. Ա. Երեմ. Թ.

1. Երեմ. Լ. 9. Պ. Մանաւանդ հասարակաց ազէտից ժամանակներ Հրեայք յատուկ ծոմքը կը սահմանէին. կաթնեկը տղայսց անդամ կու տոյին ծովապահէլ, Ցովէլ. Բ. 16. Դոյլց տես Դան. Ժ. 2, 3. Արեին մանելէն կը սկսէին ծոմ պահէլ և կը մեային պյանգս մինչեւ յաջորդ օրուան նոյն ժամը։ Քառաւոթեան մեծ օրը հաւանականացէն էր առ Հրեայս միմույն տարեկան և աղդային ծոմագութեան օր։


Զերեիր թէ Տէրն մեր օրինակաւ կամ՝ պատուիրանաւ հաստատեց ծոմապահութեան յատուկ օր։ Անդամ մը միայն ըստ թէ իւր աշակերտները պիտի պահէին յետ մահուան իւրայ, Ղուկ. Ե. 34, 35. Արդարե առ այբերց և առ աջին հաւատացերց կեանքը իւ էր անձնուացութեանը, չարտրանոր և պահովք, թ. Կորնթ. Զ. 5. Ժ. 27. Քրիստոս ճանշաւայս սովորութիւնը, և առօսքեալք ի դործ դրին զայն ի դէպ ժամանակի. Մատթ. Զ. 16-18. Գործ. Ժ. 3.

Մով։ Հրեայք ծով կ'անուանէին ջրոյ մեծամեծ կոյսեր, Ցով. Ժ. 11, սովորի են Տիերեից և Մեռեալ ծով կոչուած Հրակայք, նաև գետն նեղոս և Սիրատ, Խո. Ժ. 15. Ժ. 2. ԽԱ. 4. Երեմ. ԾԱ. 36, 42: Գլխաւոր ծովք յիշեալք ի Սուրբ Գիրք են 1. Մովն Մեծ, որ է Միջերեկականն, որ և կոչի յետին կամ արեմուան ծով։ Արդարե Երբայեցերէն անունը որ Միջերեկական ծովին կը արուի շատ անդամ կը դրժամանի գրեանդամէն իւրանական արեմուից է Մեծ ծովն է 2,200 լողոն երկայն, և ծովին լոյնագոյն անդամ ընդարձակութիւնն

է 1,200 մղն։ Այս ծովն ուրեք ուրեք այնպէս խոր է որ չի չափուիր։ Խաղացքը (մակընթացութիւն) շատ տկար է, բայց շատ անդամ կը յուղուի սաստիկ հոգերէ։ Գորնան իջող հովերածն ուղղութիւնն է ընդհանրապէս ի հարաւոյ արևելից, իսկ տարւոյն մնացեալ մասնց մէջ հովերն են մեծաւ մնասմբ հիւսիսային արևելեան և հիւսիսային արևելեան։

2. Լարմիր Ծով, Ել. Ժ. 49. ԺԳ. 18. Սաղմ. ՇԶ. 7, 9, 22, կ'առնաւ այս անունն յԵղովմայ որ է ի մէջ Լարմիր ծովնւն և Պաղեստինու, կամ ի գունոյ լիրանց որ են անոր արևմտեան եզրը, և կամ մանր մանր ճճիներէն որ խուռն բազմութեամբ կը լողան անոր երեսը և ի հիւսիսայ արևելից լիրանց ի հարաւոյ արևմտից՝ զապէշ և զեզիպոտու, և ձգի ի նեղոցն Պապէմանսեալոյ մինչեւ ի Սուէզ, հեռաւորութիւն մը որ իւր 1,400 մղն է։ Միջին հաշուազ ծովին լայնութիւնն է 150 մղն, իսկ խորութիւնը՝ 1,800 ոոք։ Հեւորսամյին ծայրը կը բաժնուի երկու ծոց, որ են ծոցք Սուեզի և Ագապայի, որ կը կոչուէր առ նախնոօր ծոց Հերոպուայ կամ Եղանեան ծոց։ Ապանին է 190 մղն երկայն, և երկրորդը՝ 100 մղն։ Այս ծոցերուն մէջտեղն է հաշակաւոր թերակզինն Արևայի։ Ազապայի ծոցը հազարզութիւն ունի ընդ Մեռեալ ծովուն էլ Արագահ կոչուած մեծ աւազով, որոյ նկարագիրը տես Ցորդանան բառին տակ։ Այս երկու ծոցք միայն կը յիշուին ի Սուրբ Գիրք իսրայելացիք յել իւրեանց յԵղիպատսէ, պահնեկօք անցան արևմտեան ծոցէն ի հարաւոյ Սուեզի, և ազա, յետ զամն բազում ընակելց և թափառեց յանապատի թերակզույն և ի հիւսիսոյ նորա, եկան ի Գասիոնգարեր, ի ծայր արևելեան ծոցին։ Տես Ելից Գիրք բառերը։ Զաքարիայի Ժ. 11 համարին մէջ կարմիր ծով և նեղոս միանգամայն յիշուած կ'երեկին։

3. Մեռեալ ծով, կը կոչուի նաև 256



Boukhaia

ՄԵԽԱՆԱԿ ՆՈՎ, ԵՒ ՎԱՆԻ ՄՐՈՅԵՆ ՍԱՐԱՅԻ ԱՌ ՀԵՂԵՂԱՏԻՆ ԿԵՆԴՐԻՆԻ
Աղի ծով, ՄԱՆԴ. Ժ.Դ. 3, ԾՈՎ Գ.ԱՀ-
ԹԻ, Բ. ՕՐ. 49, ԱՐԱԵԼԵԱՆ ծով,
Քար. Ժ.Դ. 8. իսկ ի ՑՈՒՆԱց և ի
ՀԱՆՊԱՄՈՒՋԵՑՆՈց՝ Ասֆազտեան ծով,
և այժմու Արարացիներէն՝ ԾՈՎ
ՂՈՎՄՈՅ: Կայ յարելեան հարաւա-
յին անկեան Սուրբ երկրին, և Կ'ըն-
դունի Ցորդանանու ջուրերն ի Տիւսի-
սց, և զԱռնոնին և ուրիշ մանր
մանր գետոց՝ յարելեից: Երկայնու-
թիւնն է աւելի քան քառասուն
մղոն, լայնութիւնն ութ կամ ինն
մղոն, և է, իրրե աւազանի մէջ, ի
մէջ լերկ գահաւանդից որ են ի կա-
պաքարէ, և կը բարձրունան յարե-
մուից՝ 1,200 կամ 4,500 սուք ի վեր
քան զերես ծովուն, իսկ յարելեից՝
2,000 և ևս աւելի սուք: Հարաւային
ծայրը կայ լայն խորածոր մը որ կ'ո-
ղողի յետ տարեկան անձրեաց: Երկ-
րին ընդհանուր աերքն է անախորժ,
ամուլ և ամայի, բայց սուրեր ուրիշ
կան փուակք և աղրիւըք զով ջրոց:
որ իրենց ճամրուն մէջ գեպ ի ծովն՝
կ'անցնին պտղաքեր խոտաւէտ տե-
ղերէ, յարս կը բնակին բազմութիւնք
թռչնոց:

Չուրբ ՄԵԽԱՆԱԿ ծովուն են յատակ
և վճիռ, բայց աղի և դառն յոյժ: Այս ծովին ջուրերուն տեսակարար


ծանրութիւնն աւելի մեծ է քան
զոյլ ծանօթ ջուրց, քանզի մէկ
հինգերորդ կամ մէկ չորրորդ աւելի
ծանր է քան հասարակ մաքուր ջու-
րը: Գիտունք լուծելով պյա ջուրը
գտած են որ անոր ծանրութեան մէկ
չորրորդն պյանոյլ աղեր են, մանա-
ւանդ մագնեսիոնի և սոտիոնի քրո-
րիտ կոչուած աղերը: Նաև հասա-
րակ ազ արտաշնչութեամբ կը նստի
ծովին եղեցրը, կամ ծովին մէջ թա-
թախեալ հանդերձից վրայ: Այս
սառնացեալ գտնուած է նաև ծովին
յատակը, և մօտ յափուն նշյալէն
յատակին վրայ՝ ի ձեւ կեղեցյ: Այս
կծու ջուրին մէջ ձուկ չի կրնար աղ-
րիլ, և անոնք զորս կը լերէ Ցորդա-
նան՝ առժամանց կը մեռնին: Տես և
Եղեկ: Խէ. 8-10, ուր Աւետարանին
շնորհաց բուժիչ և նորոգիչ զօրու-
թիւնն ազդու կերպով ցուցուած է
օրինակաւ Աստուծոյ սեղտնին քովն
րզիող կեդրոնի, որոյ լծշկարար
զօրութեամբ պյա մահացու ծովց կը
բժշկուի, կը լնու բազմութեամբ ճր-
կանց, ինչպէս նաև անպուղ և
տգեղ անապատը որ է ի մէջ նոյն
ծովին և յըրուաղեմի, կ'ըլլայ պաղա-
բէր և գեղեցիկ: Լողալու արուես-
տին անտեղեակ մարդ մը կրնայ

զիւրաւ կենալ այս ծովին երեսը, և մարմինը ջուրին մէջ միրճելու համար ուժ տալու է անձին. Լինչ հազարապետին նաւակները հոգի հանդիպեցան, երբ Յորդանանէն գտնվ մտան այս ծովը. Այնպէս թանձր էր ջուրը, որ “ալեաց հարուածները, փոխանակ նմանելու բարկացեալ ծովի մը կոչակներուն, կը նմանէին Տիունեանց մուրճերուն բամանար.” Ժամանակ ժամանակ, մանուանդ յետ գետնաշղթի, շատ կորածիւթ ծովին յատակէն ցնդելով կ'ելլէ և կը լողայ ջուրին երեսը, և դէպ ի ծովեզը կը մղուի, ուր Արարացիք կը ժազվին կորածիւթն այլեւայլ պիտից համար. Եղերաց գրայ կը գտնուին նաև ծծումը և տեսակ մը քար կամ ածուի, զոր Արարացիք հաւոտ կ'անուանեն, և որ շուռելով կ'արձակէ անուանելի հոս. Այս քարը որ նաև մօտակայ լեռներէն կը բերուի է ու, և յզկուելով գեղցիկ փայլ կ'առանու. Մոնուբէլ անուանալուն մէջ Ա. Յովհաննու վանքը այս քարերէն տեսուա երկու ոտք երկայն և լայն քառակուսի կտորներ որոնց գրայ քանդակներ կային, և քարերն էին այլնպէս փայլուն, յզկուած, ինչպէս կ'ըլլոյ սև մարմարինը: Բնակիչը սովոր սալայտակ կը յօրինեն եկեղեցիներ, մզկիթներ, գաւիթներ և ուրիշ հրապարակական տեղեր: Այս քարն յզկուելով կը կորսնցնէ իւր անախարժ հոտը: Քինկ այս քարէն կաօր մը կրակի վրայ դրաւ, որ ծծմբոյ սաստիկ հոտ տալով սկսաւ բորբոքիլ: Բացը ելւա չորս կամ հինգ մասնաշափ քարձը, և տեսեց իրեւ երկու բոսկ:

Մեռեալ ծովուն բնութեան և յատկութիւններուն վրայ շատ բան ըսուած է աւելարանութեամբ ի հին մատենագիրո, նաև յօմանս յարդեաց: Շադոպարիան կ'ըսէ թէ կոզկողագին ձայններ կը լուրին այս ծովին մէջէն, անոր ջուրերուն մէջ ժամանակաւ ընկղուեալ մարդոց հեղձամցուկ ազարակին նման: Կըսէ նաև թէ մօս յեղերո ծովուն կը բուռնի պատուզ մը գեղցիկ ի տեսանել, բայց մէջն համակ մօթիք է: Կ'ըսէ դարձեալ թէ ծանր մետաղք կը լողան

այս ծովին երեսը: Այլէք կը պատմեն թէ սև և ծծմբային սղութ կ'ելլեն միշտ ջուրէն, և թաւունք որ ծովուն վրայէն թռչչի կը մտարերեն: Կիյնան մեռեալ անոր ժանահաչոտ ծուխէն: Հաւատարմութեան արժանիք անձինք հերթած են այս պատմութիւնները, և կը հաստատեն թէ թուշունք անվասս կը թռչչին և կը թասին այս ծովին վրայ, թէ ամենենին շոգի շլլեր անոր երեսէն, բայց այն զոգիէն որ կը ցնդի, երբ արեգական սասակի ջերմութիւնը կը ծծէ անոր եղերաց խոնաւութիւնը, և թէ այն կողմերը տիրող հիւանդութեանց պատճառ: Յորդանանու հովտին և Մեռեալ ծովուն ցած նիստն է և անհնարին տապը, ոչ թէ ուրիշ հրաշալիք և աչեղ զօրութիւնն մը: Ի շադոպարի յիշնալ “Սոդոմայ ինձն-ըրբը”, և ինչ որ Յովհեպս և այլք կ'ըսնեն Մեռեալ ծովին մօս աեղերը բուսնող պառուղներու համար՝ նոյնպէս շատ չափազանց են:

Ամերիկացի հազարապետն Լինչ 1848 ին մետաղեայ նաւակօք մէկնելով Տիբերիոյ ծովէն, գնաց Յորդանանէն վար մինչև Սոդոմի ծովը, և իրեւ երեք եօթնեակ անցուց քննելով այս ծովը: Իրը 1,300 ոտք իսր գտաւ զայն, և մակերեւ յթն աւելի քան 1,300 ոտք ցած քան զմակիերեւութ Միջերկականին: Մովին արեւեան կողմը, հարաւային ծայրէն իրը ութ մղոն հեռու, ցած հրուանդան մը կ'երթայ դէպ արեւմետան գահաւանդները ծովուն լայնութեան մինչեւ երեք շորբրդը, և հրուանդան նին սոր ծոյրը կը դառնաւ մինչեւ հինգ մղոն դէպ ի հրուայի Ա. ստորոտով այս որտայիրն ծովը յանկարծ կը դեղնի, և հարաւային ծովին միջին խորութիւնը չէ աւելի քան երկուտասան կամ երկբուռնան սոք, Ցե. 2: Կը կարծուի թէ ծովին այս ցածադային մասը կը ծածէկ երկնառաք կրակով կրծանեալ քաղաքաց Սոդոմայ, Գոմորայ, Աղմոյի և Մերուի անդերը, թէ ու մաներ կը կարծեն թէ այս քաղաքները ծովին հիւսիսային կողմն էին: Անդիմի ծորն էր ժամանակաւ դաշտ զուարծակ, զբարը, նման դրակ-



ՆՈՎ. ԳԱԼԻԵԱՅԻ, ԵՒ ՏԱՂԱՐՔ ՄԱԳԻԱԿԻ ԵՒ ՑՐԵՐԻԸ

տին Աստուծյ, Ծննդ. Ժկ. 10., բայց հիմա և ե բոլոր գալու դարերուն մէջ պիտի ըլլայ յիշատակ արդար բարկութեանն Աստուծյ, Բ. Օր. իթ. 23, և ահաւոր ազգ անհոգ մեղաւորաց թէ Տէրոջ օրը պիտի գայ նաև անոնց վրայ յեղակարծում և առանց փրկութեան, Մաթ. Ժ. 15. ԺԱ. 22-24. Բ. Պետր. Բ. 4-9. Յուդ. 7: Գեղին ծոցին յատակն է խոր կաւոս ճախին, լինդ. Ժ. 10.: Հարաւային արեմաեան եղեցքը կամ լին կամ բարձրաւանդակ մեծաւ մասմաք յաղուճակէ, և կը կոչուի Ռւատում կամ Սոդոմ, ի մէջ որոյ և ծովուն կը կենայ կանգուն բուրակ սին աղէ՝ քառասուն ոսք բարձր, և կը յիշեցնէ Պատայ կինը: Առ այժմ Մեռեալ ծովը յայտնի ելք չունի և Յորդանանու ջուրելը որ անոր մէջ կը թափին հաւանականապէս կը ցնդին զայնայով անամզ արեգակնա ոստարիկ ջերմութենէն, թէ երես երկրը կը ծծէ մէկ մասը: Ումանիք կը կարծեն թէ ծովին հիւսիսային և զլիւոր մասն յառաջ եկած է բնական ինչ ստանութենէ երկրի, երկար ժամանակ յառաջ քան զկործանել Սոդոմ:

և քան զկազմել հարաւային ծոցին. թէ Յորդանան ի սկզբան կը թափէր կարմիր ծովն այն նշանաւոր պատառուածէն որ յականց Յորդանանանու կ'երթայ Ագապայի ծոցը, և թէ, նախապատմական ժամանակ, Յորդանանու կապիճը և հովիտն իրենց այժմու նիստն իջան և կազմեցին Մեռեալ ծովը: Լինչ ի քննելն զյատակ ծովուն, գտաւ ծովուն մէջ ձորակ մը որ կը պատասխանէ Յորդանանու ջրանցքին որ է նոյն գետին հովոմի մէջ ի հիւսիսյ ծովուն: Տես Յորդանան:

4. Տիրերիոյ կամ Գալիլեայի ծովը, կը կոչուի նաև Գեննեսարեթի կամ Գեններեթի ծով, թու. Լ. ի. 11, յանուն մօտակայ երկրին, կամ գըւխաւոր քաղաքաց որ առ եղերք ծովուն: Ըստ արտոքին ձեզին կը նմանի Հելուետիզ ջինէվրա կոչուած ծովակին, թէ զատ այն մեծ չէ: Յորդանան այս ծովէն կ'անցնի ի հիւսիս ի հարաւ: Տիրերիոյ ծովուն երկայնութիւնն է երկոտաստն կամ չորեքտասն մզոն, լայնութիւնը՝ մեց կամ եօթն, իսկ խորութիւնն է 165 ոտք: Մովուն աւազանը կամ ընդունարանը խոր է, շուրջ պատեալ յա-

մենայն կողմանց բոլորաձեւ գեղեցիկ բլուրներէ, որոց բարձրութիւնը կը համարի 500 և մինչեւ 1,000 ոորդ, բայց ունի երկուոտեք նեղ անցք ընդ որս կը մտնէ և կ'ելլէ Յորդանանա։ Մողուն այս պատսպարեալ դիրքը կը պահէ զնա ըստ բաւականին հովերէ, բայց և այնպէս յանկարծ յոցք և պատշաճ պահած չեն անոր մէջ,

և անոր եղեցը նաւարկողք կը հանդիպին ստեղ սաստիկ մըրրկաց, որ կը յիշեցնեն ալեկոծութիւնները որոց հանդիպեցան Յիսուս և աշակերտոց նորա Յորդանանաւ անցնիրն այս ծովէն գեղի ի Մեռեալ ծով յայտնի է այս բուռն հոսանքէն որ զդալի է ծովուն մէջտեղը։ թէ այս ծովն հրաբիտցին սասանումներէ յառաջ եկած է՝ յայտնի կը տեսնուի շատ նշաններէ, զորօրինակ սև կորածիւթոյ քարերէ որ շատ են այս ծովին մէջ, ստեղ և ստորիկ սասանութիւններէ և ոչ սակաւ զերմկային աղբիներէ որ կը բխեն ի նմա։ Յատ հազարապետին Ակմենասի, պյու ծովն 328 ոորդ ցած է քան զմակերեւոյթ Միջներկանին, թէպէտ Լինչ 653 ոորդ կը հաշուէ։ Զուրն է յստակ և քաղցր, և ունի մեծ բազմութիւն ազգի ազգի ընտիր ձկանց։ Տեսիլ ծովուն արևմտեան ափանց բլուրներէն այնչափ զեմ չէ որչափ տեսիլ Մեռեալ ծովուն զայց քայն զեղեցիկ է։ Գեղեցիկ է մանաւանդ անոր տեսքն ի գարնան, մինչ բլուրը որ զնովու՝ ծածկեալ են ցորենով և պէսպէս ծաղկօք։ Ժամանակաւ անոր եղեցը իիս առ իիս շարուած բազմարդ քաղցրները, անաւաք և ծառառոտանք որ կը ծածկէին անոր բլուրները, նաւակք և կուռք որ կ'երթեեկին անոր վրայ՝ անհետ եղած են։ Բայց ծովը կը մասյ Աւետարաններուն մէջ նկարագրուած տեսարաններով արդարեն նուիրական Փրկիչն մորդկան յանախ կը նայէր անոր հանդարտ և գեղեցիկ ջուրերուն, և ստեղ կը նաւարկէր անոր վրայ։ լոեցուց անոր ալիքը մէկ խօսքով, և նուիրական գործեց անոր ափունքն օքանչելեաց իւրովք և վար-

դագետութեամբ։ Առաքելոց շատերն հոս կոչուեցան լինել որսորդ մորդկան, և անոր ջուրերուն վրայ իհաւ Պետրոս դողալով և գոչելով։ Տէր, փրկէ դի Մատթ. Դ. 18. Ժ. 22. Ղուկ. Ը. 22. Յով. Ի. 4. 5. Մով կամ Զուրք Մառնի Տես Մառօն։



Պղնձէ ծով, շինեալ ի Սովորմնէ վասն տաճարին, եր անօթ բոլորակ իրը հնդեասան ոտք տրամադիւ, և կը կենար տաճարին գաւիթը, և կ'առնէր երկը հազար մար բա Մատթ. Ը. 26. Կալմէտ կը խորհի միաբանել պյու տարրերութիւնն ըսկով թէ բուն անօթը կամ տաշտը կը տանէր երկու հազար մար, հազար մար ևս տակի աւազանը։ Անօթը կը կենար պղնձէ երկոտասան եղանց վրայ, և էր հաւ ւանականապէս աշխարհին վրայ շինուած պղնձէի անօթոց մեծագոյնը, գործուած մը որ կը ցուցնէ այն ժամանակի պղնձագործած մեծ ճարտարագիւնը։ Այս աւազանին ջուրը կը կրէին կամ Գարաւանացիք, և կամ, ըստ մատենագրաց Հրէից, ոյն ջուրը կու գար խողովակաւ Ետամբ ջրհորէն, և կը հոսէր անդադար։ Այս ջուրը կը գործածուեր քահանայից պյլեայլ լուացմանց, ի Մատթ. Դ. 6, որ էին մշտնջենաւոր և ազգու վկայութիւն աստուածուս թէ որչափ հարկաւոր է բարոյազէս մաքրուիլ յանոպառ ազրերէն շնորհացն Քրիստոսի։ Վերի պատկերը կարծեօք միայն շնուռած է։

կադեմօր, քաղաք ի սահմանին Սեհոնի թագաւորին նսկոնի, ուստի Մովսէս զրկեց անոր գեսպան խաղաղութեան: Այս քաղքին մօտ կար անապատ մը, ԲՕՐ. Բ. 26. Լոգեմօթ եղաւ յետոյ Ղետական քաղաք Ռուբենի, Յես. ԺԳ. 18. ԻԱ. 37.

կադես, 1. կադես-Բառնեայ, որ կը կոչուի նաև ինմասեփաթ, Ծննդ. ԺԹ. 7, և անոն ազրեր, քաղաքի, և անապատին որ շուրջ զովաւ, Ասղմ. ԻԹ. 8, աւետեաց երկրին հարաւային սահմանին վրայ: Կըուսի, Թու. Ի. 16, թէ էր Եղովմայ: "սահմանին ծոյլը", և էր հաւանականապէս շատ մօտ էլ-Արապահ կոչուած մեծ հովտին, ի հարաւայ Մեռեալ ծովոն: Տոպինսն գտաւ Ղրարի աեղմը, համաձայն Սարը Գրոյ մէջ սրբուած նշաններուն, էլ-Արապահի արեմանեան սահմանագլւխը, իրը քոռոն և եօթն մղոն հեռու ի Մեռեալ ծովէ: Խորայելացիք իրենց ճանապարհորդութեան մէջ երիցոյ եկան կադես: Նախ ի կոյդին յետ շուելոյ ի Ալիսայէ, և երկրորդ յետ երեսուն և ութ ամաց: Առաջին անգամուն երկուստան լրեւոր զրկուեցան և գարձան, ժողովուրդն աղբատամիւցաւ, և յանձնապատառութեամբ ուզեց մոնել քանան Աեփաթի կրծէն, որ էր մօտ ի հիւսիոյ հադեսի, Թու. ԺԳ. և ԺԴ.: Երկրորդ անգամուն մեռաւ Մարիամ, ժողովուրդը տրանջեց ջրոյ համար, Տրաշիւք ջուր տրուեցաւ, Ահարոն և Մովսէս մեղանչեցին ի հանելն ջուր յապատաճէն, և ի զուր ինքնըցին անցք Եղուսիմի թագաւորէն, Թու. Ի. 4-22. Յուդայի հարաւային սահմանը կ'երթար մինչեւ ի կադէս-Բառնեայ, Յես. ԺԹ. 22. ԺԵ. 3:


2. Քաղաք ապաստանի յերկրին Նեփթաղիմայ: պյօմ Քետիս, երկբ մըոն յարեմանից հիւսիսյ Մառօնի լինի, Յես. ԺԹ. 37. Ի. 7: Խորայիւքի դատաւորը Բարակ հստ ծնած էր, Դատ. Դ. 6:

3. Քաղաք ի հարաւայ Յուդայի, Յես. ԺԵ. 23:

4. Քաղաք յերկրին Խոպարայ, Ա. Մանց. Զ. 72:

կալ, աեղի ուր կը կառաւն, պյօմիցն կը ծեծեն հասկերը, Հոռթ. Բ. 17. Իս. ԽԲ. 27, մերթ ըրք, մերթ կոփել տալով ցուուկը չկապուած եղանց, ԲՕՐ. ԽԵ. 4, բայց մանաւանդ կամամբ, պյօմիցն որաներուն վրայ յաղթ գործիք մը քաշել տալով եղանց: Տես Ցորեն: Զարդի գործածուած կամի Պագետատին կը շնուրի իրարու կ'ից երկու կարմ տափտակներէ որոց տակի երեսը միւսւած են սրածայր քարեր կամ երկաթներ, Իս. ԽԲ. 27. ԽԱ. 15. Ամով. Ա. 3: Եգիպտացւոց կամունք այսպէս կը նկարագրուին ի Ներուրայ: "Եգիպտացիք առ ի կառուլ զցորեան կը գործածեն, ինչպէս նախնիք կ'ընէին, եղեր որ թէ՛ կը կոփետնեն ցորենյ հասկեր, և թէ՛ կը քաշնին իրենց ետաէն ծանր գործիք մը սակերուն վրայ: Այս գործիքը տափտան, պյօմիկն գլահաձեւ քար չէ, ինչպէս յԱրարիս, և ոչ տափտակ ուուր քարերով, ինչպէս յԱսորիս, պյօմ տեռակ մը գահուկ է որոց մէջտեղը կան երկը տափտանաձեւ անիւք երկաթապատք որ առանցից վրայ կը գառանան: Երկրագործը հարթակող մը կ'ընտրէ իւր արտիք մէջ կայի համար, և հսն կը կրէ ցորենյ որանները զրաստիւք կամ ուզուուք: Յետոյ երկու եղ կը լծէ գահուկն, ինք կը նստի վրան, կը քէ եղերը ետե և առաջ որաններուն վրայ, և ժամանակ ժամանակ կը փոխէ եղերը: Այս գործողութեամբ յարդը հետ զշեաէ կը կտրտի և ցորենը կ'ելէ հասկեն: Այս միջոցին հողագործը բանին մը անգամ երեքժանուով կը գարձնէ մանրուած հասկերը, և ապա կալին մէջտեղը քաշելով կ'ընէ դէզ: Վերը նկարագրուած գործիքն է որ հայերն կամ կամասոյլ կը կոչուի, Բ. Թագ. ԽԻ. 22. Ա. Մանց. ԽԱ. 23:

Երբ ցորենահատք կը զատուին յարդէն եղանց կոփելով միայն, կամ կամասոսյլիւ հանգեր, կալին մէջտեղ գիզուած շեղչը քանի մը կան-



գուն երկայն հեծանոցօք կը հոսսի ,
այսինքն կը արուի հովին որ կ'առնու
կը տանի մղեղը , և ցորենն ինքնին
դիզուած կը մայ կալին մէջ , և
եթէ հարկ է , հոսելը կը կրկնուի .
Այս պատճառաւ կալք բաց տեղ
ըլլալու են , դատ . Զ . 37 , և շատ
անդամ բարձր տեղիր , ինչպէս եր
Ռուսայի կայը Մորիա լերան վրայ ,
Ա Մանգ . ԻԱ . 15 , որպէս զի հովը
լաւ ևս օգնէ հոսման ցորենին , Ե-
րեմ . Դ . 11 , 12 , զոր երեմն խար-
բաէ կ'անցունեն խոպան մաքրելու
համար յարդէն : Գետին մը կալի
համար կը պատրաստուի , նախ՝ կակ-
զելով հոզը և ապա ծեծելով մինչեւ
պղդանայ : Մինչ ցորենը զգուշու-
թեամբ կը ժողվուի համբարանցը ,
յարդը և մղեղը կը ժողվուին պյուսե-
լու համար . գեղեցիկ օրինակ այնր
որ պիտի ըլլայ դատաստանին օրը ,
Մատթ . Դ . 12 :

կախարդութեան , խարէական ա-
րուեստ դաս մը մարդոց , և ի Սուրբ
Գիրք կը յիշուի վհկութեան , գիւ-
թութեան , ըլլութեան , հմայու-
թեան և մեռելահմայութեան , այ-
սինքն մեռելոց ոգիներուն հետ իրը
թէ խօսելու արուեստին կարգը :
կախարդութեան բոլոր աեսակները

մասնաւորապէս արգելեալ և դա-
տապարտեալ են ի Սուրբ Գիրք , Ել .
իր . 18 . Դ Ատ . ԺԹ . 26 , 31 . Ի . 27 .
Բ Օր . ԺԸ . 10 , 11 : կախարդաց կար-
ծեցեալ զօրութիւնը կամ ճարտա-
րութիւնը կընծայուէր դիւաց աղ-
դեցութեան , և այս արուեստը միշտ
հակառակ համարուած է ճշմարիտ
կրօնից : կախարդաց կարծեցեալ
հրաշքները գործուած են միշտ խա-
րեւութեամբ և ձեռաց արտու-
թեամբ և կամ գիտութեանց գաղտ-
նեցք որ սակաւուց ծանօթ են : Ե-
ղիպտոսուի կախարդներուն համար բա-
ռուած է թէ շատ բան կ'ընէին “ի-
րենց կախարդութիւններովը ” , ՆԵ .
Ե . Թ . , Գործ . ԺԹ . 19 :

կանար , Խոզէ , որդի Պ եկայ ,
Ծննդ . ԽԶ . 11 , և հայր կահաթեանց
որ կարգեալ էին կրել տապահակը
և խորանին նուիրական կահերն իս-
րայելացւոց զանդիտութեան ատենը
յանապատին , ԵԼ . Զ . 16-24 . Թօւ .
Դ . 4-15 :

կաղամախ , Ծննդ . Լ . 37 . Ովս .
Դ . 13 , հաւանականապէս ոպիտակ
կաղամախին , որ տերեններուն ներ-
քին կողման սպիտակութեան համար
պյուսէն կոչուած է : Ե ծառ գեղե-
ցիկ և հովանաւոր , և հասարակ է

Պաղեստին և ի շրջակայս նորա : Սա-
կայն, ըստ սմանց, վերըշիշեալ տե-
զերը կաղամախեալ կը հասկցուի շեր
կոչուած ծառը որդե կ'իլէ ստաշխն :
կաղճի : իրը վեց տեսակք կաղ-
ճն կը գտնուի ին ի Պաղեստին : Ռո-
պինոն կը յիշէ մօտ ի Քերոն կաղ-
ճն մը որպէս բնոյն շրջապատն կը քառն
և երկու և կէ ոռք : Բոպինսոն Յոր-
դանանէ անդին բարձրաւանդակակաց
և բրոց վրայ տեսաւ չքեղ կաղճին եր
ինչպէս ի հնումն, Ես. թ. 13. Զաք.
ԺԱ. 2 : Այս ծառը կը գտնուի բո-
լոր երկիրներու մէջ որ զՄիջերկա-
կանաւ, իսկ Պաղեստինու մէջ կ'ըլ-
լոյ շատ մէկ : Կաղճին երկայնակեաց
էր : Յետ բազում դարուց զկնի Քրիս-
տոսի, կաղճի մը մօտ ի Քերոն կը
պաշտուէր իրբե զմին ի կաղճեաց
նոդ որովք բնակած էր Արքահամ
և Մամրէ : Հասարակաց գործոց
շատերը կը տեսնուէին ընդ հովա-
նեաւ կաղճեաց և ուրիշ մեծամեծ
ծառուց : զոհէր կը պահուէին անոնց
տակ, Յետ . Ի. 7. 26. Դատ . Զ. 11,
49. թ. 6 : Տես Աբտառ :

Կայէն, ուուշիւ, անդրանիկն ազ-
գի մարդկան, Մննդ . Դ. 1, և ա-
ռաջին մարդառապան : Տես Աբէլ :
Կայէն մեղանչեց հակառակ ազգա-
րարութեանց Աստուծոյ, և արհա-
մարհէց Աստուծոյ կոչն ի խոստովա-
նութիւն և յառաջանարութիւն,
Մննդ . Դ. 6-9. Կայէնի պատիժն էր
մարմնաւոր պիտոյից նուազութիւն
և տառապանք, խղճի խոյթ, ար-
տարսութիւն յընկերութենէ և կորուսու-
յայտնի ներկայութեան և շնորհաց
Աստուծոյ, Մննդ . Դ. 16 : Բայց
Աստուծած պատուհանին հետ խառնեց
նաև ոզրմութիւն, և դրաւ նշան ի
կայէն որպէս զի շերէր մարդու ձեռքէ
մահու պատիճ որում արժանի էր,
և ոյուու ցուցուց Աստուծած թէ ինք
էր միայն կայէնի գատաւոր : Կայէն
իզյս առուաւ նայիդ կոչուած երկիրը,
յարեւելից Եղեմոյ, և շննեց քաղաք
զոր անուանեց Ենոփք յանուն միոյ
յորդւոց իւրօց :

Կայիրափա, քահանայապետ Հրէ-
կա յամի Տն . 27 Էն մինչև 36 : իր
Աստուկեցի և ուերիմ թշնամի Քրիս-

տոսի : Ասոր տունը ժողովեցան յետ
յարութեան Պաղարու քահանայք
նիւթել Յիսուսի մահը, մինչ բոլոր
ժողովուրդը դեռ հաւատացած չէր
անոր : Այս ժողովներէն մէկուն մէջ,
Յովհան 47-օհ, սղն կայիրափա
խորհուրդ տուաւ սպաննել զիստու
ազգին աշխարհոյին փրկութեանը
համար : Կայիրափա այս խորով
յանդէսա մարդարէցաւ թէ Յի-
սուսի մահը հարկաւոր էր ի փրկու-
թիւն աշխարհի : Յիշեալ ժողովնե-
րուն արդիւնքը առ եղաւ որ, Մատթ.
ԻԶ. 4-5. Մարկ . Ժ. 1. Պ. ուկ .
ԻԲ. 2, Յիսուս բանակցաւ, բեր-
ուցաւ նախ առաջի Աննայի որ քա-
հանայապետ էր կանխաւ, և յլեց
զիստու առ փեսայն իւր կայիրափա :
Տես Աննա : Կայիրափա քննեց զիս-
տու ծերակաւի ժողովին առջեւ, և
սկսաւ դատաստանը : Յիսուս ծազ-
րուելէն եղաբը, տարուեցաւ առ Պի-
դատու դատապարտուելու և մատ-
նուելու ի մահ, Մատթ . ԻԶ. 57-
8. Մարկ . Ժ. 1. 53-72. Պ. ուկ . ԻԲ.
5-71. Յովհ . Ժ. 13-27 : Յիսուսի
ի մահ մատունելով գոյ շեղան կայի-
րափա և բարեկամք նորա, այլև սկր-
ուն ստատիկ հալածել անոր աշշ-
կերաներն յետ մահուան նորա,
Գործ . Դ. 1-6. Ե. 17, 33 : Բայց
յետ սակաւ ամոց հարարձման
Քրիստոնէ, և անկանելց Պիղատոսի
ի պաշտոնէ, կայիրափա ևս արկաւ
պաշտօնէն հրամանաւ Վիտեղոսի
հիւպատուին Հռովմայեցուց : Կայի-
րափա, Հին կատակորանին բաղաւամու-
նման, տիտուր օրինակ է այն մար-
դոց որ հակառակ էր կենան լուսոյ,
շարաշտր էր գործածէն առանձին
շնորհք, պատիճ և պատեհութիւն :
Կայիրափա թէպէտ մարդարէցաւ
Քրիստոսի համար, բայց և այլույթու
անոր կեանքն էր անհաւատի և ու-
րագործի կեանք, և մահը ոսկելի :

Կայինան, ուուշիւ, 4. Որդի Խնդ-
այ և հայր Մաղաղիկլի, Մննդ . Ե.
9. Ա. Մնաց . Ա. 2 :

2. Որդի Արքարսադայ և հայր
Մաղայի, Պ. ուկ . Դ. 36 : Բայց պա-
կայինան յիշուած չէ Հին կատակ-
որանին երկը ազգահամարներուն
մէջ, Մննդ . Ժ. 24. Ժ. 42 . Ա.

Մնաց . Ա . 23 , և ոչ հին թարգմանութեանց մէջ : Այս անունը երկիցն կը պատահի Նօթանասնից հին Յշոյն թարգմանութեան մէջ միայն նմանք կը կարծեն թէ Ղուկասու Աւետարանն օրինակողներէն մին եմցծ պյանունը եօթանասնից հետ համաձայն բերելու համար ազգահամարը :

Կայսր , կը անուն յորջօրջանաց Յուլիան գերդաստանին ի Հառվի: Յետոյ եղաւ պաշտօնի անուն յանձնի Յուլիոս Կոստակը , և յետ նորա անոր ազգահամաներու որ Յուլիոսի պաշտօնն աստին և ելան կայսերական դաշը : Յուլիան ազգատոչմին կայսերը վերջացան Ներոնիւ , բայց և պյանպէս այն ազգատոչմին կայսր անունն , իրը պաշտօնի անուն , պահեցին յետ Ներոնի յաջորդք կայսերական գահուն : Կայսր անուամբ կը յիշուին Նոր կտակարանին մէջ Օգոստոս , Ղուկ . Բ . 1 . Տիբեր , Ղուկ . Գ . 1 . Ի . 22 . կայսերիկոս , Գործ . ԺԱ . 28 . և Ներոն , Գործ . Խ . 8 . Փիլ . Դ . 23 : Կալիգուլա , յաջորդն Տիբերի , յիշուած չէ :

Կամատ , 1 . Գետ որ կը բաժնէր Պէտրէմ ի Մանասէէ , և կը թափէր Միջներական ծովն ի հիւսիսոյ Յոդպէի , Յետ . ԺԶ . 8 . Ժ . 9 :

2 . Քաջար յերկրին Ասերայ , Յետ . ԺԹ . 21 , 28 :

Կանայ , աեղի ճնադեան Նաթանյեկի , քաղաք ուր Տէրն մեր գործեց իւր առաջին պանչելիքը , և ուր յետ սահկաւուց բանիւ միայն բժըշկեց ազնւականին որդին որ հիւսադէր ի կափառնայում , ութեատան մըն հեռու ի կանայէ , Յովհ . Բ . 1 - 11 . Գ . 46-51 . ԽԱ . 2 : Այս քաջարը կը հոչուէր կանայ Գալիկեացւոց , զարդին Գանա էլ Ճէիլ , և է եօթն մըն ի հիւսիսոյ Նաջարեթիք : Այս է կարծիք Բոպինսոնի : Ընդհանրապէտ կը կարծուի թէ էր մօտ ի հաշորձիք : Կանայ այժմ աւերակ է :

Կանգուն , սովորական չափ առախնիս : Կանգունն էր զառաջինն յարմկանէ մինչեւ ի ծայր միջնորդ մատին , և է հաւասար մայելչահասակ մարդու մը երկայնութեան չորրորդ մատին : Երբայիցւոց կանգունն է , ըստ ոմանց , քան և մի մատ . ըստ

պյուց՝ ութեատան : Դայմնւաեանը կըսեն թէ Երբայական կանգունը չտրի մասմամբ աւելի երկայն էր քան Հասպմայիցւոց կանգունը :

Կանգակա , անուն Եթովպացք թագուհոյ որդյ գանձապետը դարձաւ ի Գրիստոնէութիւն քարոզութեամբ Փիլիպոսի աւետարանչին , Գործ . Ը . 27 : Եթովպացք ուր կը թագաւորէր կանգակա՝ չէր Հապէշ , պյու վերին Նորիոյ այն մասը որ ի Յունաց կը կոչուի Մերովէ , և կը կարծուի թէ էր այժմու Ադապարոյի գաւառը , ի մէջ երկբարառան և ութեատոն ատարինաց հիւսիսոյին լայնութեան : Այս հողմերը , և Նեղոսի վերին հովուին մէջ տեսնուած աւերակները կը ցուցնեն թէ բարձր քաղաքակիթութիւն կարի մէջ նախինի Եթովպացւոց : Պլինիոս և Սարարոն կը պատմեն թէ սակաւ մի յառաջ և յետոյ քան զբիրսոնէական թաւականն , բուն Եթովպաշիս էր Ընդհեանութեատը կին թագաւորոց որ բնդհանուր անուամբ կանգակա կը կոչուէին : Երանոս և Եւլուկիոս Կըսեն թէ յիշեալ ներքինւոյն միջոցաւնոյն ինքն թագուն կանգակա դարձաւ ի Գրիստոնէութիւն , և պյանպէս Աւետարանը քարոզուեցաւ բուլը այն տէրութեան մէջ :

Կանքեդ , Նախնեաց կանթեզներն էրն այլմայլ պատշաճաւր և գեղեցիկ ձեռնութաշեր և անօթներ , և զորու ձեռաք կրել կամ պատուանդանի մը վրոյ գնել դիւրին էր : Տես և Ալտանակ : Կանթեզի մէջ գաւելի նիւթն էր բուսական իւզ , ճրագու , մոմ , այլովքն հանգերձ , և կը գաւէր զիշերն ի բուն : Տեղտեղ յարեկելու ազքատ ընտանիք դեռ առողջութիւն և միրթ արութիւն կը հաւարին կանթեզ վաւելը : Ուստի տան մը համար ըսել թէ ճրագը մարգած էր : կը նշանակէր թէ այն տունը կամ ընտանիքը կորուած կամ ընջուած էր , Յոր . ԺԲ . 5 , 6 . Առակ . ԺԳ . 9 . Ի . 20 . Երևմ . Ի . 10 , 11 , մինչ հանապազօդ գառեալ լոյսը կը նշանակէր յաջնորութիւն և տեղողութիւն տան և ազգատոհմի , Բ . Թագ . Ի . 17 . Գ . Թագ . ԺԱ . 36 . Սալմ . ՃԱ . 17 : Փողցնէրը ապր-



ուելու կանթեղաց կամ լապտերաց պատրոյշը մեծ ըլլալու էր, և շատ իւղ կը սպառէր, ուստի և հարկ էր լապտերին հետ ունենալ նաև ամանով ձեր ստեղ ճարակ տալու համար ճրագին, Մատթ. իի. 3, 4: Զահք և լապտերը, Ցովչ. Փի. 3, շատ հարկաւոր էին հին առենուան քաղաքաց մէջ, որոց փողոցներն լուսուրուած չէին:

Կանոն: Այս բառն յունարէն է և կը նշանակէր ի սկզբան ուղարտ բառաւ, ուստի կ'առնուի փոխանակ զարուել կամ իրաւու, որուն հետեւով կրնայ ուղղել և որոշել մարդ իւր կարծիքը կամ գործը: Այս վերջին նշանակութեամբ գործածուած է կանոն բառը, Գաղ. Զ. 16. Փի. Գ. 16: Այս մոռը գործածուած են նաև Յօնի հարք, որ ամէն ինդրոյ մէջ իրբե անսիսաւ իրատ և առաջնորդ կը համարէին Աստծու ծոյ կամքը յայտնեալ ի գիրս Հին և նոր կտակարանաց, ուստի և բնակունապէս կանոն անունը տրուեցաւ Սուրբ Գրոց ամբողջ հաւաքածոյին: կանոն կը կոչուի նաև ցանկ կամ ցուցակ մը ուր յիշուած են կարգաւ աստուածուստ յայտնեալ հաւատոյ կանոնը պարունակող գրենցին անունները:

Որպէս զի ցանկ կամ ցուցակ մը Սուրբ Գրոց կանոն համարուի, հարկ է որ ցուցուած ըլլայ թէ անոր մէջ յիշուած բոլոր գիրքերը գրուած են՝ աստուածոյին յայտնութեամբ, թէ ամբողջ և անկազմ պահուած են, թէ առանց արտաքին յաւելուածոյ են, և թէ աստուածոյին յայտնութեամբ տրուած գիրք մը անկէ դուրս թողուած չէ: Տես Աստուածալունն:

Կապագովիիա, Փոքուն Ասիոյ հին գաւառներուն մեծագոյնը, որ ունէր սահմանակից ի հիւսիսոյ զիոնոսոս, ի հարաւոյ զիերին Տաւրոսի որ կը բաժնէին զայն ի կիրիկիոյ և յԱսորոց, յարեամոնից՝ զԴաղապիսի, և յարեւելից զԵփրատ գետ և զՀպիս: Աղիս գետ կ'ուսողէր այս նահանգը որ նշանաւոր էր արօտին ազնուաւթեանը և ձիոյ, իշոյ և ոչխարի ազնիւ տեսակներուն համար: Հատ Հրեայք կը բնակէին այս նահանգը, Գործ. Բ. 9: Քիոստոնէութիւնը կանունու մուծաւ հոն, Ա Պետր. Ա. 1, այնպիսի ժողովրդեան մը մէջ որոյ ծուլութիւնը, նենդաւորութիւնը և մորութիւնն առակ եղած էր: Տես և կրետէ: Ոչ սակաւ անուանի Քիոստոննեայ հարք կամ հայրապետք եղան այս գաւառէն, զորօքինակ Բարսեղ և երեքին Գրիգորք: Ասոնց եկեղեցներուն հետքը կը տեսնուին պատմութեան մէջ մինչեւ առաներորդ դար:

Կապաք: Այս ժանօթ մետաղն, ինչպէս կը տեսնուի ի Սուրբ Գիրս, շատ հին ժամանակ կար: Եթիպոտացիք “կապաքի պէս ընկղմեցան” կարմիր ծովը, Ել. Փի. 10. Թու. Լ. Ա. 22. Եզեկ. Իլ. 12: Յոր կը ցուցնէ կապաքին կարեկութիւնը մշանցենաւոր կերպով յիշատակ աւանդելու համար առ յազա եկելոց, Յոր. Փթ. 21: Այս մետաղը կը գործածուէր ի մարքել զարծած, մինչ սնդիկը գեռածանօթ չէր. և եզանակը որով այս մետաղը կը զայի ի կզկզանաց՝ գեղեցիկ կը ցուցնէ Աստուծոյ ի իրաւուն իւր ժողովրդը պատուհասիւ, Երբեմ. Զ. 29, 30. Եզեկ. Իլ. 17-22:

Կապէլ տակէն, պարան մը քանի մը անգամ անցունել նաւի մը տա-

կէն և քովերէն, և կապել տախտա-
կամածի նաւին, որպէս զի հովը գե-
րանները և տախտակները քայլքայի-
լով շտանի, Գործ. իլ. 17. Այս
կերպով նաև կապել զարդին ևս սո-
վորութիւն է, երբ հարկ կը տեսնուի:




Կապիկ, անառուն որ կոչտ նմա-
նութիւն մը ունի մարդոյ: Կապիկի
շատ տեսակներ կան: Սողոմն այս
անառունը բերել տուաւ Ոփիրէն,
Գ. Թագ. Ժ. 22. Բ. Մնաց. Թ. 21.
Ժամանակաւ կապիկներ կը պաշ-
տուէն յԵգիպտոս, և դեռ կը պաշ-
տուին ուրեմ ուրեմ Հնդկաստանի
մէջ: Ճանապարհորդ մը կապիկներու
նուիրեաւ հոյակապ մեհենի մը նկա-
րագիրը կ'ընէ:

Կապիկ, չափ ինչ Հրէից, ըստ
Յովենոսի մեր չափով և քաշ (օդ-)
288 տրամ, իսկ ըստ Տարսւեաց
351 տրամ միայն:

Կապուտակ: Տիւրոսի հռչակաւոր
և մեծագոյն ծիրաննոյն, համինեաց
արքունի գոյնին, գտիչ կը համար-
ուի Հերակլէս անուն տիւրացի մը,
որոյ շաւնն ըստ դիպաց ծիրանի կոչ-
ուած ոստրէ մը ուռենով, և շըր-
թունքը ծիրաննոյններկուած գալով
առ տէր իւր, առափթ եղաւ այս մե-
ծագին ներկին զանուելուն: Բայց

ծիրանին հին է քան այս կարծեցեալ
դէպքը, քանզի կը գտննէնք զնիրա-
նին բազմիցս, յիշեալ ի Մովսիսէ: Երկու տեսակ ծիրանի յիշուած է ի
շին կտակարանի.

1. Արգամոն, որ ի մեզ “ծիրանի”
կը թարգմանուի, և էր կարմրաց զն



ՀԵԼԻՐՍ ՂԱՅԹԻՆՑ ՆԻ ՄՈՐԷԱՍ
ԴՐՈՒՆԴՈՒՆՈՒԼՈՒՄ

ծիրանի, Միջերկրական ծովուն ե-
ղերը դտնուած տեսակ մը ոստրէէ:

2. Եկէլէթ, որ կը թարգմանուէի
“կապուտակ” կտակարագոյն կամ
երկնագոյն ծիրանի էր այս, նոյն-
պէս տեսակ մը ոստրէէ: “կարմիր”
կամ “որդան կարմիրն”, ինչպէս ա-
նունէն յայտնի է, կ'ելէ որդէ մը:
Բոլոր այս գոյնները նուիրական էին
առ Հրեայս: Վերջինը կը գործած-
ուէր քահանայապեաին եփուտին,
և վարագոյններու, ժապաւէններու
և հանդերձից համար, Խլ. ԻԶ. 4.
4, 31, 36. իլ. 31. Թու. Դ. 6-12.
ԺԵ. 38:

Նախնեաց “ծիրանին”, կը թուի թէ
կը բաղկանար այլեալլ ներկերէ որ
կ'ելլէին ոստրէէ և պէսպէս որուեա-
տիւք կը պատրաստուէին, և աղ-
նուագոյնն էր Տիւրոսինը: Որովհեառե
իւրաքանչիւր ոստրէ քանի մը կա-
թիլ միայն կու տար յիշեալ ներ-
կէն, ընտիր ծիրանին շատ ծանրա-
դին էր: Թագաւորք և տառաջին պաշ-
տոնեալք Հովովայ կը հագնէին հանճ
դերձ ծիրանի: Ներկու մահս պատ-
ճով արգելեց իւր հպատակաց զգե-
նոււ ծիրանի: Մեր Փրկչին հագու-
ցին քշամիթ կարմիր, ծաղրելու հա-
մար անոր տիւղոոր, “Թագաւոր
Հրէից, և Յովչ. ԺԹ. 2, 5: Տես և

Դատ . Ը. 26 . Եսթ . Ը. 15 . Առակ .
Լ.Ա. 22 . Դան . Ե. 7 . Ղուկ . ծջ .
19 . Սովուս գործածեց ի կարմրոյ և
ի ծիրաննոյ ներկեալ ասուեզէն նիւ-
թեր ի պէտս իսրանին և ի զարդ
զգ եստոց քաշանայապետին , Ել .
Իվ . 4 . իջ . 1 , 31 , 36 . Լթ . 1 . Բ
Մնաց . 14 . Նաև Բարելացիք կը
հազցունէին իրենց կուռքերուն հան-
դերձ ծիրանի կազուատակ , Երեմ .
Ժ . 9 . Եղեկ . իգ . 15 . Իլ . 7 , 16 .


Կապատարա , ունչ բուժ , անուն
տեղւց Պիղատոսի պալատին առջե ,
ուստի Հրատարակեց Պիղատոս մեր
Տէրոց , մահուան դատակնիբը , Ցովէ .
ԺԹ . 13 : Ցունարէն կը կոչուէր քա-
րպատակ . կապագաթայն սովորական
տեղ չեր դատակնիբոյ , այլ կը դա-
տաստանի սրաչէն դուրս դաւրս իրա-
նեալ բազմութեան մօտ , և Պիղա-
տոս հոն ելաւ , քանզի Հրեսոյք չէին
կրնար այն օրը պալատը մտնել , Ցովէ .
ԺԹ . 28 . ԺԹ . 4 , 9 , 13 . Կը թուի թէ
կապագաթա կոչուած տեղն էր երփին
երփին մարմարինէ յօրինեալ սալա-
յատակ զատշգամ , ուր դրուեցաւ
Պիղատոսի աթուաը . Այսպիսի զար-
դարուն սալայատակ պատշտամ այն
տանի ոովոր էին ունենալ Հառվմա-
յեցի մեծատունք :



Կառք էին այլեայլ ձեսվ , երկու
կամ չորս անուաք , ձգեալ ի ծիրոց
կամ ի ջորտոց , երբեմն նաև յեղանց ,
մարդիկ և ըեռ կրելու համար . ի
Սուրբ Գիրու կառք կը կոչուին ինդ-
հանրապէս թագաւորաց , իշխանաց
և զօրավարաց կառքեր , Մնադ . ԽԱ .
43 .

Կառք կամ նաև երկաթի , կառք

կը կոչուին այն կառքերը որ պատե-
րազմի ատեն կը գործածուէին , և
վառեալ ըլլալով գերանդեաց և սուր
երկաթներով , երբ թշնամնոյն ճա-
կատին գրոյ կը յարձակէին , մեծ
ջարդ և վնաս կու տային : Քանահա-
ցիք , որոց յաղթեց Յետու Մառօնի
ջուերուն մօտ , ունէին բազմութիւն
նէծելոց և գերանդազէն կառաց ,
Յետ . ԺԱ . 4 . Դատ . Ա . 19 : Ախսա-
րա Հասովիք Յարին թագաւորին զօ-
րավարն ունէր ինն հարիւր կառք
գերանդազէն , Դատ . Դ . 3 :



Բեռնրարձ կառք ընդհանրապէս
յած և երկային , միանդամայն ան-
պազմյած և խոյոր կերպով շնուռած
էին , և կը ձգուէին յեղանց : Այս-
պիսի կառք կը կոչուին մահաւանդ
սայլ : Այս տեսակ կառք զրկուեցան
ի Ցովսեփայ երել հօրը ընտանիքն
յեղիպտոս , Մնադ . ԽԵ . 27 : Կառք
կը գործածուէին ի հնութն ի Պաղես-
տին , թէպէտս հիմա գրիթէ անծա-
հօթ են , ճամբաներուն դժուա-
րութեան և անհարթութեանը
պատճառաւ : Սայլք մահաւանդ
կը գործածուէին շատ մօտ տեղեր
բեռ , գլխաւորապէս արտէն կամ
կայէն ցորենը և ուրիշ բերքեր դաշ-
տէն վերցնելու : Ճանապարհորդք
և գնաճառք , փսխանակ կառաց ,
հեռաւոր տեղեր կը տարուէին ընդ-
հանրապէս ուզոււք , գրաստուք
և զորեգք :

Կասիթա , կեզե անուշահոտ ծա-
ռոյ , որմէ կը հանսէր ոուրը իւղը
կազմող նիւթոց մին , Ել . Լ . 24 .
Սաղմ . ԽԵ . 8 . Եղեկ . Իլ . 19 :

Կատարուեցաւ : Այս բառին ոո-
վորտական նշանակութիւնն ըստ բա-
ւականին յօյտնի է : Կատարուեցաւ
բառը պիտի ըսուի վերջապէս Եհո-
վայի ըոլոր կանխառացութեանց և
խոստանց համար , որոց իւրաքան-
չիւրն պիտի կատարուի ըստ ժամա-
նակին և տեղւոյն , Ցե . իգ . 14 .


Մատթ. Բ. 17. Ը. 17. ԺԲ. 17. կանխասացաւթեանց և խոսումանց կատարման շատ օրինակներ կան ի Սուրբ Գիրս: Մարդիկ շատ անգամ տարրեր նպատակ են զիտաւորութեամբ, նա մանաւանդ իրենց չար խորհուրդները կատարել կարծելով գործակից եղած են կատարման խորհրդոցն Աստուծոյ: Այսպէս, Յովհ. ԺԹ. 24, 28, 36, Քիհստոփի խաչել լութեան գործակատարը յանձետս ի գործ դրին Աստուծոյ խորհուրդներէն մին: “Որպէս զի կատարուի,” խոսքը կը նշանակէ երրեմն, թէ այն ինչ բանը որ արդէ կատարուած է՝ մարդարեւութիւն կամ օրինակ Երայս ինչ բանին որ գեռ նոր կը կատարուի: Այսպէս Ովսէւի խոսքը, ԳԼ. ԺԱ. 1, “Իմ որդիս Եգիպտոսուն կանչեցի,” կը վրաբերի ուղղակի խորպէլի ելիցն գերութեան երկրէն յԵգիպտոսէ, բայց Մատթէոսէ, ԳԼ. Բ. 15. կը սորբինք թէ Հոգին Սուրբ այն խօսք ըսել թելադրեց մարդարէն ոչ առանց առասելու մասնամյն Քիհստոփի փախաստն յԵգիպտոս և դարձն այն երկրէն: Բազդատէ նաև Մատթ. ԺԳ. 14 համարն ընդ Ես. Զ. 9 համարին, և Ղուկ. Դ. 18-21 համարներն ընդ Ես. ԱԱ. 1-3 համարներուն, ինչպէս նաև Գործ. Ա. 16, 20 համարներն ընդ Սալմ. ՃԹ. 8 համարին:

Կարապ, Այս թռչունը կը յիշուի միայն Ղետ. ԺԱ. 18, և Բ. Օր. ԺԻ. 46. առականսելի է սակայն թէ Երրայրեցերէն բառն այս համարներուն մէջ կը նշանակէ բռն կարապ կամ փոք թռչունը: Խօթանասունք սանին ցեծ կամ քաջահաւ, և կարմրահաւ, թռչուն ջրային:

Կարիքարքիմ կամ կարիքար-Բառալ, Յես. ԺԵ. 9, 60, քաղաք Գարաւունացւոց, որ յետոյ տրուեցաւ Յուդայի: Եր Բննիհամինի սահմանին վրայ, Յես. ԺԲ. 14, 15, իր ինն մղոն յԵրուսաղեմէ: Ղոդայ կամ Լիւդգեայի ճամբուն վրայ: Տապանակը հսու մնաց առարիներով, Արինագարայ առունք, մինչև Դաւիթտարաւ զայն անկէ Երուսաղէմ, Ա Թագ. Ե. 2. Բ Թագ. Զ. 2. Ա Մընաց. ԺԳ.:

Կարիքարեմ, 1. կարիքաթ, +ուրա բառին երկակին: Եր հին քաղաք Եմիմներու, յարեկելից Յարդանանու. յետոյ եղաւ մի զմիոյ կնի ընտակութիւն Մովարացւոց, Ամսկիհացւոց և Խրայեացւոց, Ենեկ. Ժ. 5. Բ Օր. Զ. 11. Եզեկ. իԵ. 9. Կ'իյար Ուուրնի ցեղին սահմանը, Թու. ԼԲ. 37. Յես. ԺԳ. 19:

2. Կ կտական քաղաք յԵրկրէն Նեփադաղիմայ, Ա Մնաց. Զ. 76. Գը Կուուի նաև կարթան, Յես. ԻԱ. 32. կարիքար-Սեփեր. Տես Դաբիր:




Կարիքն, Ղուկ. Ժ. 19, բոլոր միատաց մեծացնը և չարագյնը: Ալրապին երկութիւն շատ նման է եւեցգետնի, բայց քան զարհութելի: Հարաւային Սւրոպայի կարիքը դուն ուրեկ կ'ըլլան քան երկու մաս երկայն, բայց այրեցեալ զօտւցն տակ քան զոսսա հինգ կամ վեց տնկամ երկայնագոյնք յաճախ կը պատահին: Կարիքը ուրիշ միջատներ կ'ուեն, բայց իրենց տեսակէն ևս երբեմն կը սպաննեն և կ'ուեն: Մորերդասոնցմէ իրը երկու հարիւր գրաւ մթենոյն ամանի մէջ, և քիչ օրուան մէջ մնացին միայն չորեկտասունք որ միւնները կերած էին: Նշն անձը կարիճ մը դրաւ ապակեղէն ամանի մէջ, և աեսաւ որ այս կենդանին իւր ձագէրը կ'ուտէր երբ կը ծննանէին. աննացմէ մին միայն ազատեցաւ այս ընդհանուր կոտորածէն, մօրը թիկանց վրայ ապաստանեով, և քիչ ետքը իւր ջրայրներուն վրէժը իւրնդուց ուտեկով որդեկիր մայրը: Այս է սոսկալի անասնոյն ընութիւնը: տեսնուած է նաև որ, երբ կարիճը վտանգ կը տեսնէ որմէ փախելու ուրիշ ճամբարյ չունի, զինք խոյթելով կը սպաննէ: Կարիճն աղէկ նկարա-

գրուած է Յայտնութեան մէջ, գլ. թ. 3-10. Բայց հոն նկարագրուած կարիճներուն խայթուածը մահ չէր գործեր, այլ այնպէս սաստիկ ցաւ մինչև խայթելց ընտրել մանաւանդ մեռնիլ, չամր ն, քան կրել ընդ երկար, բաս Շատ, կարճից խոյթուածը միշտ ազուցեալ վեց յօդուածներէ կը բաղկանայ: Խայթուածը կը պատճառէ ուժին ցաւ, բորբոքում, կարծրութիւն, մերժ մըսել և մերժ այրի: Կարիճն կը մերժ չոր և բարձր տեղեր, և կը թագծին քարերու տակ և չին փլատակաց ծակերուն մէջ: Հրեայք կարիճներու պատահեցան անապատին մէջ, թ. Օր. Ը. 15, և Մեռեալ ծովուն հարաւային ջերմ հովտին մէջ դիմաց շարուած ժայռերուն Ազրապղին, պյուինք կարիճք, անոնը կը ցուցնէ թէ կարիճք շատ էին հոտ: Հրէաստանի կարիճք երբ կ'ամփոփուր, նման կ'ըլլայ ձևույ մեծութեամբ և ձեռվ. սաստի նմանութիւնն և օրինակ Ղուկասու, զլ. Ժ.Ա. 11, 12: Կարիճքն զոր գործոցն Ռուբովամ կը սպառնար գործածել փոխանակ չուանեայ խարազանի, Գ թագ. Ժ.Բ. 11, էին հաւանականապէս ձաղկեր հանդոյց հանդղց նման յօդուածոց կարծի, ուստի և այն անասնին խայթուածին պէս կը գործեր սաստիք ցաւ:

Կարկասու, է կաթի անձրեաց պացեալ ի ցրույ ի վերին կողմանս օդոցն: Եղիպտոսի հարուածոց մին էր կարկսւտ, Ել. թ. 24, և էր սասկալի յոյժ, վասն զի գուն ուրեք կը տեղայ կարկուտ այն երկրին մէջ: Առուած կարկուտ գործածեց նաև ի վահել գահեանցւցոց բանակ մը, Ցե. Ճ. 11: Կարկուտ բառը կը գործածուի պյուաբանութեամբ փոխանակ ահագին աստուածառապք պատուհասի, Ես. ի. 2. Յայտ. Ժ. 21:

Կարմեղս, բաց դրւբեր, և քաղաք Յադայի, համանուն լերան վրայ

ութ մզոն ի հարաւայ յարեւելց Քերընի, Ցես. Ժ.Ե. 55: Սաւուզ, ի գառնալին ի պատերազմէն ի վերայ Ամազեկայ, այս լերան վրայ կանգնեց յաղթութեան նշան մը: Հոռ կը բնակէր Նարազ կարմեղացին, Արքէայի այրը, Ա թագ. Ժ.Ե. 12: Իս: Աւերակներէն կը տեսնուի թէ կարմեղոս բաւական մեծ քաղաք էր:



Լեռնա ԿԱՐՄԵՂՈՍ ԵՒ ՀԱՅԱ

2. Հռչակաւոր գօսի բլրոց որ Եեղայիել հզուտէն կ'երթան բնդ արեմանեան հիւսիս, մինչեւ ի հրուանդանն որ Աքեայի ծոցը կը կազմէ: Մեծագոյն բարձրութիւնն է իրը 1,500 ոոք. առ հիւսիսային արենելեան ստորոտավ նորա կը հոսէ կիւսնի հեղեղացը, և քիչ մը աւելի գէպ ի հիւսիսի հեղոս գետը: Լերան հիւսիսային ծայրը կայ մենաստանն կարմեղնան արեն զայից որ է կարդ ինչ վահեանաց, հաստատեալ երկուասաններոդ դարսւն, և ունի հիմա պյուիայլ ճնկեցեր յԵւրոպա: Կարմեղոս լեռը մեծագոյն հրուանդանն է Պաղեստինու ծովափանց վրայ: Հիւսիսային կողման ստորոտը կը մերձնայ ջրդին, պյուպէս որ, Աքեայի հիւսիսային արենելեան բլրուներէն նոյսուելով, կարմեղոսի ստորոտը ջուրին մէջ ընկցմած կը թուի. առկա ինչ դէպ ի հարաւ գալովդ կը քաշուր ներս, պյուպէս որ հոն ի մէջ ծովուն և լերին կայ ընդարձակ դաշն ծաղկեալ արտորէիւք և ձիթաստանը: Մարիդի կը նկարագրէ պյուկողն իրը շատ զւարճալի տեղ,

և կ'ըսէ թէ հողին լաւութիւնը յայտ-
նի է անտի, որ անթիւ անուշահնոտ
տունիեր և ծաղիկներ, զրորջնակ
յակինթ, հօրուտ, շահքրամ, և
ոյլք իրեւ վայրի ծաղկունք կը բռու-
նին լեռներուն վրայ. Ծիչէր կ'ըսէ,
“Լարմեղոս լեռն է համուկ կանաչա-
զգեսա. անոր գագաթը կան մայրը
և եղեինք, և աւելի ի խոնարհ ծի-
թենիք և ասրդենիք. Ոչ սակաւ ա-
ռուք, յատակաջուքը կը րզիեն անիկէ,
որոց մեծագոյնը կ'ելլէ Նքրիւի կոչ-
ւած աղբերն, և գալարագեղ մա-
ցառախիտ ափանց մէջն կը փութան
երթալ կիսոնի հեղղատը. Ամէն
տեսակ մշակութիւն զարմանալի կեր-
պազ կը յաջողի այս մեղմ և զուարթ
երկնից տակ. Աքեայի ծոցէն և անոր
զալարեր եղերէն անդին միշէ Լի-
բրանանու կատուտակ բարձունքը և
Սպիտակ կոչուած հրուանդանն, ա-
մենայն ինչ ապշեցուցի կ'երևի կար-
մեռոսի դիմէն նայոյին. Նաև Գար-
նէ, որ եւաւ այս լեռը և գագաթան
վրայ պտտեցաւ ժամերով, կ'ըսէ,
“Լարմեղոս Պաղեսաինու յերանց հա-
ճայագյոնը և գեղեցկադդյնն է. Երկայ-
նանիստ, ընդհանրապէս ծառ ախիտ և
ծաղկազարդ. Հասնելով վերջապէս
հանդիպակաց գագաթը երբ անտառէ
մը գուրք ելանք, տեսանք ի սոտրէ
Յեղայի համբաւաւոր գաշարը
կիսոնի հեղղատը որ կ'անցին անոր
մէջնէն. Թարար լեռը և փոքրն չերմնն
էին հանդէա մեր (յարեւելս). բայց
յաջմէ (ի հարաւոր) իրեւ պատուար
կային մեր տեսութեան առջն ըլուրք
Սամարից. Այս ըլուրներուն հա-
րաւային կողմէն անտառախիս ըլ-
լուրներու շարք մը կը տարածի դէպ
ի հարաւ. Կը կարմիր Սամարիյա
բարձր երկիրը. Անմնք որ կ'ելլէն
կարմեղոս լեռն ամառուան վերջէ,
ամէն բան չըրցած և մրկած կը
գտննեն. բայց և այնպէս կը մնայ բա-
ւական բան որ կը ցուցնէ թէ որշափ
ճիշդ և հին մատենագրաց խորը որ
կը ցուցնէ զկարմեղոս գեղեցիկ յոյժ,
Ես. Լ. 2. կահաչազգ եստ և վա-
յելուչ ձեռք, Երդ. Է. 5. և ին-
տալից, ճարակաշատ, Ես. Լ. 9. 9.
Երեմ. Ե. 19. Ամով. Ա. 2. կար-
մեղոսի ժայռերը կարձր կաւաքար

են, և ունին ի բնէ այրեր և խոռոշ-
ներ, Ամով. թ. 3. Մարդիկ այս
այրերէն կամ խոռոշներէն շամերը
լայնցուցած և յարմարցուցած են
ընակութեան, և լեռը գրեթէ միշա-
ապառանանարան եղած է բարեկաշ-
տից. Նշանաւար է կարմեղոս իրըն
այցելութեան տեղի մարդարէիցն Ե-
ղիսյի և Եղիսէի, Դ. Թագ. Բ. 25.
Դ. 25, և մահաւանդ վասն զի հան
սպանուեցան քուրմք Բահաղու, Գ
թագ Ժ. 1.

Կարմիր կամ կրիմակի կարմիր,
Գոյն հաճնիկ հնոց, Ել. Լ. 1. Ի. 4. ԻԶ.
Լ. 31. 36. իրեւ գովեստ կը յիշուի
թէ Սաւուզ կարմիր հազցուց դը-
տերաց իսրայելի, Բ. Թագ. Ա. 24.
Այս գոյնին սաստկութիւնը և ուժ-
գութիւնը կ'ակնարկէ Եսայի, Պ. Ա.
Ա. 18, և Յայտնութեան մէջ, Պ. Ժ.
Ժ. 3. 4, գործածուած և փաս-
սակ չարութեան և անզամութեան :
Որդան կարմիր կոչուած փոքրիկ մի-
ջաւար որ կը գտնուի տեսակ մը կաղ-
նոց տերաներուն մէջ ի Սպանիա և
Սիցիերկահանին արևելան մասին
երկիրները՝ կու տայ այս գոյնը. Որդան
կարմիրը կը գործածուէր առ հինան
շկակարմիր կամ շառագոյն ներկե-
լու, և կը կարծուէր լինել անիշյ
կամ ժֆյու պտուզը: Կարմիր ներ-
կելու համար հիման կը գործածուէի
ուրիշ միջատ մը որմէ հանուած կար-
միրն աւելի պայծառ է, բայց ոչ
այնչափ տեսակն: Տես կատուտակ:
կարմիր Մավ. Տես Մավ.

Կարպսո, Պօղոսի աշակերտ և
բարեկամ որ կը բնակէր ի Տրյու, Բ
Ժիմ. Դ. 13.

Կառ. Խեցեղէն անօթ շինելու
սահմանեալ կաւը կը կիսուէր ոսիւք
մելու, պյափիքն ագէկ խանելու
համար, Ես. ԽԱ. 25, յետոյ գրտան
վրայ կաւին կը տրուէր ձեւ անօթզ
որ պատ գուան մէջ կը թրծուէր, Եր-
ժ. Ժ. 3. ԽԳ. 9. Բրտի արտեսան
օրինակ կը բերուի ի Սուրբ Գիրս
ցուցնելու համար մարդուս կախումն
Աստուծմէ, Ես. ԿԻ. 8. Հովոմ. Թ.
21. Տես Բրուտ: Կը թուի թէ կաւ
կը գործածուէր նու կիբելու, ինչ-
պէս մեկը հիմա կը գործածէնք մամ,
Յոր. Լ. 14. Բարելոնի աղեւան-

բուն վրայ տեսնուած են մեծամեծ
կնիքներ կամ դրոշմներ, և արդի
ծանապարհորդք տեսած են յարեկելս
խաներու և համբարանոցներու դրանց
փականքը դուրսէն կնքուած կաւով.

Կափառնայաւմ, գիխաւոր քաղաք
Գալիկեայի քրիստոսի ժամանակ:
կափառնայում յիշուած չէ յառաջ
քան զգերութիւնն. Եթի հիւսիսային
արեմտեան եզեր գալիկեայի ծովուն,
իբր հինգ մզոն ի Յորդանանէ, և
արքունի ճանապարհին վրայ Դամաս-
կուէ մինչեւ ի Միջերկրական ծով:
Կրթուի թէ Յիսուս իւր քաղազու-
թեան երեք տարին կափառնայում
կը նստէր մանւաւանդ քան ուրիշ
տեղ. Երկու եղբարք Անդրէա և
Պետրոս կը բնակէին հոն: Քրիստոս
շատ անգամ կուսուցանէր հոն ի
ժողովրդանոցին, և մեծամեծ պահ-
չելին գործեց հոն, Մատթ. Ժ. 23.
Մարկ. Ա. 21-35. Յով. Զ. 17, 60.
և կը կոչուի “իր քաղաքը” Մատթ.
Դ. 12-16. Թ. 1. Մարկ. Բ. 1. Այս-
պէս բնակիչք քափառնայում բարձ-
րացան մինչեւ երկինք, բռյաց իրենց
անհաւատութեան և անզեղջութեան
պատճառաւ նետուեցան ի կորուսուն,
Մատթ. ԺԱ. 20-24: կափառնա-
յումի բուն անունը և տեղը կոր-
ուսած էին: Սակայն Յօնաթանոն գտաւ
զանոնիք ի խան Մինեէչ, Գեննեսո-
րեթը գեղեցիկ գտաշխին հիւսիսային
սահմաններ վրայ, ուր բաւական մեծ
աւերակներ կան, և առատ ազրիւր
մի ոչ հեռէ ի ծովէն:

կափքորացիք, սերունդք Մես-
րեմայ, և ազգականք քասուցուքացւոց
որոց հաւանականապէս մօտ կը ըր-
նակէին Արքիկէի հիւսիսային արե-
ւելեան եզերք: Այս երկու ժողո-
վուրդք միանդամայն կը յիշուին իր-
քն նախնիք Փղշտացւոց, Մնադ. Ժ.
14. Բ Օր. Բ. 23. Ամով. Թ. 7. և հա-
ւանական է թէ այս երկու ժողովուր-
դէն միանդամայն կազմուած գաղ-
թականութիւն մը վանեց Աւացիներն
ի հարաւային արեւելեան եզերաց
Միջերկրականին, և բանեց այն եր-
կերը Փղշտացի անուամբ որ ընդհան-
րապէս կը կարծուի թէ կը նշանակէ
եկ կամ օտարական: Բայց թէ այս
գաղթականութիւնը կփղրուէ եկաւ

թէ կրետէ կամ ի կապադովինոյ,
յայսնի չէ:



ԿՈՐՄՐՈԹԵՒԻ ԿԱՔԱԼ

կաքաւ, ծանօթ թաշուն, որոյ
երեք տեսակը կը դանուի ի Պաղես-
տին: Սաւուղի հալածելուն զԴաւիթ-
իրեք կկաքաւ լերանց վրայ, Ա. Թագ.՝
Ի. 20, կրնայ օրինակ բերուիլ Ա-
րարացւոց սովորութիւնը, որ այս
թաշունն ստէպ հալածուելէ յոդնած-
տինելով, յանկարծ կը յարձակին
անոր վրայ և կը զարնեն ըրօք: Երե-
մեայի Ժ. 11 համարը լաւ ևս կը ը-
նակը թարգմանել այսպէս: Իրեն-
կաքաւ որ կը ժողվէ ձուեր զոր ինք
ածած չէ: Նշանակութիւնն այս է,
օտար ձուուց վրայ թիսող կաքաւ:
ի զուր կը յօդնի, քանզի երբ ձա-
գերը կ'ելլին ձուէն, չեն ճանչնար զնա-
իրեկ մայր:


կեանք, ի Առուր Գիրս է կամ՝
ընական, Ծննդ. Գ. 17, կամ հո-
գեսր, որպիսի է նորոգեալ հոգւոյ
կեանքը, Հո-ովմ. Բ. 6, և կամ յա-
ւիտնական, սուրբ և երանելի ան-
մահութիւն, Յով. Գ. 36. Հո-ովմ.
Զ. 23: Քրիստոս բնական կենաց մեծ
հեղինակն է, կող. Ա. 16, նաև հո-
գեսր և յաւիտնական կենաց, Յով. Գ.
Ժ. 6. Գ. 47: Քրիստոս գնեց այս
հոգեսր յաւիտնական կեանքը փո-
խարէն ատարլ իւր բուն կեանքը, և
կու տայ այն հոգեսր յաւիտնական
կեանքը ձիք իւր ժողովրդեան հոգեսր
Փղշտացի անուամբ որ ընդհան-
րապէս կը կարծուի թէ կը նշանակէ
եկ կամ օտարական: Բայց թէ այս
գաղթականութիւնը կփղրուէ եկաւ

կենաց, գաղ. Բ. 20. վերջին օրը պիտի յարսւցանէ զանոնք, և բնէ զանոնք յաւիտեան մասնակից իւր բուռն կենացը, Յովհ. ԺԱ. 25. ԺԴ. 19.

կեդար, աւածոթ, որդի իսմայլիի, Մնադ. ԻԵ. 13, Հայր կեդարացւոց կամ կեդրացւոց զոր կը յիշէ Պլինիոս, և որ կը բնակէին մօտ առ Նարաթացիս յԱնտապատն Արարիա: Եր ցեղ հզօր և թուով բազում, բոյց ոչ բարեհամբաւ, Սաղմ. ՃԻ. 5: Երբեմն յանուն սոցա կը կոչուին ողջոյն իսկ Անտապատն Արարիա և Թափառական բնակիչք նորա, ԵԱ. ԽԱ. 16, 17. ԻԲ. 11: Անոնց վրան-

ներն ի սեաւ ստեղյ ուզուու շատ գեղեցիկ տեսիլ կ'ընծայէին դաշտի վրայ, ԵՐԴ. Ա. 5:

կեդմանացիք, Մնադ. ԺԵ. 49, Քանանացիք ցեղ որ կը բնակէր աւետեաց երկիրը յարեկից Յորդանանանու, շուրջ զեկրման լեռամբ: Ոմանձք խորհեցան թէ կադմոս, Կարծեցեալ գտիչն ալփարետաց Յունաց, որ և կ'ըսուի թէ եկաւ յարեկից, եր կեդմանացի: Եթէ պյուտէ է, ապա ի կադմոսէ հնարեալ ալփարետն ոչ պյու ինչ եր եթէ ոչ կեդմանացւոց սյուրուբենը, քանզի յայտնի է թէ Յունաց ալփարետն Փիւնիկեցւոց կամ հին Երայեցւոց պյուրենէն է:



ԵՐՈՒՍԱԼԵՄ ՆԻ ՀՈՎԻՑՔՆ Ի ՀԱՐԱԿՈՅ. ՅԱԶՄԵԿ՝ ԿԵԴՐՈՆ,

ՆԻ Ի ՅԱԽԵԿ՝ ՄՆՈՎՄ

կեդրաթ, ձմեռնային հեղեղ, և ձորն ուր հոսէ պյու հեղեղն, յարեկից Երուսաղեմի: Այս ձորը կը սկսի սակաւ ինչ յարեմտից հիւսիսոյ քաղաքին, կ'անցնի իրը կէս մղնի ի հիւսիսոյ այժմու պարապին, և կը դառնայ ի հարաւ: Հոս ձորն լոյն և բաց է. բոյց երբ կը վազէ ի հարաւոյ ի մէջ քաղաքին և Զիթէնեաց լերին, կ'ըլլայ անձուկ և խոր: Մորիա լերան դիմացը լոկ հեղեղ, հանաւ ուք ի խոնահ քան զպարիսպ

քաղաքին: Կ'ըլլայ աւելի խոր, երբ կ'անցնի զվելովամ, լնովմի ձորը, և զաղրիւրն նէնմեայ. ապա կը դառնայ յարեկոյ հարաւոյ, և նեղ և գահավէժ կիրծէ մը և Ալրյան Սարայի կոչուած սոսկայի անսապատէն անցնելով կ'երթայ Մեռեալ ծովը: Կեդրանի հեղեղան զարդիս չոր է տարւոյն մէծ մասը. անձրեսու եղանակներու մէջ անգամ միշա չի հոսէր հեղեղատը. ծանր և շարունակ անձրեներ միայն կը յարսւցանեն հե-

դեղ յորդ բայց սակաւակեաց : Հեղ զեղատն անցնելու համար կայ անցք մը քարերէ և միակամարես կամուրջ մը մէջ կամ Սահմանապու գրան և Գեթենեմանի պարտիզն : Թիերեւ այս ճամփով փախաւ Դաւիթ ՄԱՐԻԱՆՈՂ Բայրակ թագավոր յԱրիսողոմայ, թթագ . ժԵ. 23, և Փրկիչն մեր յաճախ կ'անցնէր այս ճամբէն յերթան ի թնթանիա, ի լեռան Զիթենեաց և ի Գեթենեմանի, Յոշէ . ժԵ. 1, 2. Այս ձորին և Ենոքմի ձորին մէջ, չոն ուր ասոնք իրար կր խանուուին, թագաւորքն Ասա, Յովիսա և Եղեկիա կորուսին կուռքերը և գարշութիւններն որովք Պղծեալ էր Երուսաղէմ, Գ թթագ . ժԵ. 13. Գ թթագ . իԳ. 4, 6, 12. Բ Մնաց . իթ. 16. Տես Ենուվմ և Երաւաղէմ : Հին կեդրանի ջուրերուն մէկ մասը կ'ելլէր բռն իսկ տաճարէն, և այլ այլ ճիւզ բաժնուուելով կ'երթար ձորին մինչեւ խորտպղոյն տեղը, Եղեկիւն մարգարէն, ոյս բանը կ'եղցիք և զուտոթ այլաբանութեան կը փոխէ, գուշակելով աստուածային շնորհաց գետոր որ պիտի նորոգէր զաշխարհ : Եղեկիւն նկարագրեալ գետը կ'ելլէ ասճարէն, Աստուծոյ սեղանին քովէն, կը հօսէ միշտ ամելով, և վայրի անապատներուն կուտայ կանաչութիւնն, պաղպարութիւնն, նաև մանաւանդ կը թշչէ նոյն իսկ Մեռեալ ծօվուն դառնահամ ջուրերը, Եղեկ . ԽԵ. 1-12.

Կենդաւոր, այս որ գերասանի պէս կը ձեւցնէ թէ է՛ ինչ որ չէ : Կեղծաւ որ անունը կը տրուի ընդհանրապէս անոնց որ կ'անուն առաքինութեան կամ բարեպաշտութեան կերպարանի, առանց ունենալու զայն արդեամբ : ՄԵր Փրկիչն երբէ կ'եծաւոր կը, յաղինիսներ զՓարիսեցիս, Ղուկ . 1.

Կենդանակերպներ, Գ թթագ . իԳ. 5. Երբայնցերէն բառը կը նշանակէ օբւուն, լսնտ, և կը գործածուի ցուցնելու համար զոդիականին երկուառան աստեղատանները, ընդ որո որդէո թէ կը մանէ և կ'ելլէ արեգակն իւր տարեկան տուերեազիթ շրջանին մէջ ընդ կամարն երկնից : Հրեայք այս համատեղութիւնները կը պաշ-

տէին իրբեւ առառւած : Տես և Ծննդ . Լ. ի. 9: Լինեղացիք, հին ժողովուրդ Քանանու, զորց երկիրն խոստացաւ Աստուած զուակին Արրտհամաւ, Ծննդ . ժԵ. 19: Կ'երերի թէ կենեղացիք ընդ այլ Քանանացիս խառնած, և կրուսած էին իրենց սեպհական անունն յառաջ քան զՑեռու : կենեղացիք տարրեր են ի կենեղանաց, այսինքն յորդուց կենեղաց, կենեղ անուամբ երկու ան-ձիք կը յիշուին ի պատմո թեան Սուրբ Գործ, երկորին ևս յետոյ են քան զկենեղացիս, Ծննդ . լ. Զ. 15, 12, Յեռ . ժԵ. 6 . ժԵ. 17:

Կենեցնիք, ժողովուրդ որ կը բնակէր յարեմաից Մեռեալ ծովուն, և տարածուեցան մինչեւ յԱպառաւածն Արարիա : Յօթոր, աներն Մովսիսի, էր կենեցի, և անոր ընտանիքն իսրայէլացւոց հետ երթալորդ, ուրիշ կենեցոց հետ բնակեցան աւետեաց երկրին այլեայլ կողմերը, Դաս . Ա. 16. Դ. 11. Ա թթագ . լ. 29. Ա Մընաց . Բ. 55: Գերեր և Եկեպարեակը ասոնց սերունդւն էին : Կ'երէի թէ կենեցիք կը ճանանային և կը պաշտէին զիսովս, և բոլոր ցեղեր բարե-կամ էր Երրայշեցւոց : Սաւուզ ինայեց կենեցոց երբ գնաց կորուսանել զԱմազեկացիս յորց միջի կը բնակեցն կենեցիք, Թու . իթ. 21, 22. Ա թթագ . ժԵ. 6:

Կենքրա, նաւահանգիստ կորքեթոսի, այժմ կոչի Գիրքիս, ուստի նաւարիեց Պողոս Եփեսոս երթալու, Գործ . ժԵ. 18: Էր վաճառատեղի : Ի սկզբան հոռ Եկեղեցի կար, Հռովմ . ժԵ. 1: Կորինթոսի պարտնոցին արեւելեան կողմն էր քաղաքը, ութիւն ին բնա մզոն յարենից կորինթոսի : Միւս նաւահանգիստն էր Ղեկէն, յարեմանեան ծովեղեր պարանոցին :

Կեսարիս, սաէպ կոչեցեալ կեսարիա Պաղեստինացւոց, էր առ եղեցր Միջերկարական ծովուն, ի մէջ Յոպպէի և Ֆիւրոսի : Ի սկզբան էր փոքր տեղի, կոչեցեալ Սարայի աշտարակ, բայց վերատին շինուեցաւ մէծ պայծառութեամբ : Հերոդէս Մէծ ամրացուց այս քաղաքը և շինեց նաւահանգիստ կանգնելով թաւմք

ընդարձակ, նաև զարդարեց քաղաքը հյուսակապ շինուածովք, և կոչեց կեռարիս, ի պատիւ Օգոստեայ: Գրլիւաւոր բնակիչք քաղաքին էին թղիք, և Հերովդէս հաստատեց հնգամեայ խաղեր ի պատիւ կայսեր: Առևս կեռարիս էր մայրաքաղաք Հրեաստանի առ Մեծաւ Հերովդիւ և առ Հերովդիւ Արդիպապաւ Ա: Էր նաև նիստ Հռովմայիցի կուռակալին, մինչ Հրեաստան կը կառավարուէր իրեւ Հրառովմէական նահանդ: Ստուգ բառ գութիւններ կ'ըլլային հստ ի մէջ թունաց, Հռովմայիցւոց և Հրէից, այնպէս որ կ'ըսուի թէ անգամ մը 20,000 մարդ ինկաւ մէկ օրուան մէջ:

Աւետարանին պատմութեան մէջ կը յիշուի կեռարիս իրեւ տեղի ընակութեան Փիլիպպոսի աւետարանչին, Գործ. Ը. 40. ԽԱ. 8, և կոռանելիոսի հարիւրագետին, որ եղաւ առաջին պատուղ ի հեթանոսութ, Գործ. ԺԱ. 1-18: Հան զարնուեցաւ Հերովդէս Արդիպապաւ Աստուծոյ Հրեշտակէն, Գործ. ԺԲ. 20-23: Պօղոս շատ անգամ ոցիցելութիւն ըրաւ հսն, Գործ. Թ. 30. ԺԲ. 22. ԽԱ. 8, 16. հսն ելաւ առաջի ֆելիքսի որ գողաց առաքելոյն իրաւաէն, Գործ. ԽԳ. 23. ԽԳ. հսն բանարկեցաւ երկու ասրի և յետ գատուելոց առաջի Փետոսի և Ագրիպպոյ, նաւարկեց անկէ ի Հռովմ, Գործ. ԽԵ. 26. ԽԵ. 4: Այս կեռարիս զարդին է կոյս աւերակաց:

Կեսարիս Փիլիպպեայ, քաղաք երեք կամ չորս մզնն յարեւելից Դանայ, մօա յարեւեւան ակունն Յորդանանու: Ի հնումն կը կոչսւէր Պանէտո, Գտն աստուծոյն նուկիրեալ այրէ մը, ուսուած կը բջիւէր մին յակնաց Յորդանանու: Այս կեռարիս էր՝ ուր լըրիք յարեւակից հարաւոյ Հերմոնի կը կցին գաշտին որ է ի վերոյ լըրն Հուլէյի, բարձր լեռնադաշտի մը Վրոյ, շուրջ զաշարեալ ի ծործորոց և յառուաց, հզօր և ամուր պատերով: Փիլիպպոս, Տքաքնացւոց չորդորդապետն, ընդարձակեց և գեղեցիկաց այս քաղաքը, և կոչեց կեռարիս ի պատիւ Տերերի կայսեր: և Փիլիպպոսի անունը յարեցաւ յայն՝ որոշելու համար այս կեռարիպայն միւս կեսարիպայն որ առ

Միջերկանանաւ: Գրիստոս պյցելութիւն ըրտ այս քաղաքին առկաւ ինչ յառաջ քան զայլակերպութիւն իւր, Մատիթ. ԺԶ. 13-28. Ղուկ. Թ. 18, 27. Սարկ. Ը. 27-38. Ղուկ. Թ. 18, 27: Երուսաղեմի աւերումն եռքը, Տիոսս հոս կռուել առուա զՀրեայ գերիս իրարու հետ և զիրար սպաննել ի սուսերամարտի: Առ խաչակրօք շատ փոփոխութիւն կրեց կեռարիս, և զարդին է զծուծ գիւղ աւերակներ մէջ:

Կերակուր: Զերեիր թէ հին Երրոյիցիք մասնաւոր եղանակներ ունեին կերակուրներ համեմելու և հանգերձելու: Այս գտնենք անսնց մէջ խորոված և խաշած միս, և համադամ: Մովսէս կ'արգելու անսնց եփել զուլ ի կաթն մօր իւրս, ԵԼ. ԽԳ. 19. ԼԻ. 26, պատուէր մը որ մարդարութիւն սորմեցնելու համար էր, և Թերեւս ջթովզ համար զանոնք հետեւիլ իրենց դրացի ազգաց այս կռապաշտ սովորութեանը: Հրէից արգելեալ էր նաև զենուզ կովը և անոր որթն, ոչիարը և գառնը, այժը և ուլը միանգամայն ի միում աւուր: Հրեայք շենին կրնար նաև ըստ օրինաց կորել կենցանի անանոյ մէկ մասն ուտելու համար զայն հում կամ եփամ: Արգելեալ էր նաև ուտել ի մոյ սուրբ կամ ուտելի անանոյ մը որ ինքնին կը մեռնէր կամ կը հեղձնուր առանց արիւն թափելու: Նշնապէս օրէն շեր սրելից Հրէի ուտել կերակուր զը օտարազգույ մը խոհանոցի կարասին իւր խոհարանին մէջ գործածել թղլի ուտել էր Հրէի մը:

Կերիւն և կամ հեղձնուցեալ ուտելու արգելքը միշտ ճշգիւ զահեցին Հրեայք: Գրիստոնեայ եկեղեցւոյն մէջ շատ վեճեր եղան կռոյց զհետել կերակուրներ ուտելու վրայ: Նորոգ դարձեալ Գրիստոնեաներէն սմանք գիտնալով

թէ կուռք ոչինչ են, և թէ Քրիստոս
ջնջեց խարութիւնը որ ի մէջ ոռուրը
և պիղծ անասնոց, կ'ուռեին անիբ-
տիր ինչ որ անոնց առջե կը արուեր,
ոյն իսկ հեթանոսաց մէջ, առանց
հարցելու թէ կերակուրը նուիրեալ
եր թէ ոչ կոս: Նշն ազատու-
թեամբ կը գնէին նաև ուռելիք վա-
ճառանցներէ, առանց նկատելու
թէ ոռուր կամ թէ պիղծ էին ըստ
օրինաց Մովկիսի, կամ թէ նուիր.
եալ էին թէ ոչ կոս: Բայց տկար
և տգէա Քրիստոնեայք կը դայթակ-
զէին ազատամիտ Քրիստոնէից պիղծ
կամ զոհեալ ուտելու անիբրու-
թեանէն, կարծելով թէ կոս զոհեալ
կերակուրներէ ուռելով մասնակից
կ'ըլլային կոս ոչս մատառանելու
ամբարիշտ և պիղծ պաշտաման:
կարծեաց այս տարրերութիւնն ի մէջ
առաջին աշակերտաց ստիպեց զա-
ռաքեալոյ Հոգւոյն Արքյ ազդմամբ
լաւել այս խնդիրը, ուռուի Պօղոսի
թուղթերուն մէջ կը գտնենք կանոն-
ներ թէ՛ անոնց համար որ կը իղոնէին
ուտել զոհեալ, և թէ՛ անոնց հա-
մար որ կ'ուռեին ամենեն առանց
խղճի: Առաջինք, այսինքն անոնք որ
անսուալով իրենց խղճի մոտաց ինանով
կը զգուշանային այնպիսի կերակուր-
ներէ, կը խառսուին սիրով վարուիլ
անոնց հետ որ չունեին այնպիսի
խղճ: և այս վերջնեներն, թէ պէտ
ազատ էին գնել և ուտել այնպիսի
կերակուրներ առանց խղճելու, քանիվ
կերակուր մը կոս նուիրուելով ա-
մնենին չի պղծուի: կը իրաւուին
ուակայն Քրիստոնէական սիրոյ և խո-
հեմաթեան ազագաւ զգուշանալ
զան այլոց որ կը դայթակզին, կը
դժկամանին կամ թէրևո կը հրա-
զուրին ի մեզ, Հառով: ԺԴ. 20-23.
Ա. Կորնթ. Ը. Ժ. 19-33. Տիր. Ա. 5.
Այս ընդհանուր սկզբունքը դորձա-
գրելի է ի նմանօրինակ գէպս: Ուռուի
զարտիք նաև մենք հետեւիլ անձ-
նուրաց առաքելին օրինակին զոհե-
լով մեր ազատութիւնը, ուր որ կը
տեսնենք թէ մեր ազատութիւնը
կինայ դայթակզութեան և մեջաց
պատճառ ըլլալ այլոց:

կեփաս, ԳԵ, Ասորերէն կամ յե-
տին Երրայրերէն անուն ուռեալ Պետ-

րոսի ի Քրիստոսէ, Յովհ. Ա. 42:
Յաւնարէն և Լատիներէն Պետրոս բա-
ռը միենայն նշանակութիւնն ունի:
Տես Պետրոս:

կեյլա, քաղաքը Յուդայի դաշտե-
րուն մէջ: Դաւիթի ազատուց այս քա-
ղաքը Փողացացիներէն որ պաշարած
էին զայու, բայց յետոյ քաղաքութցիք
կ'ուղէին Սառուղի ձեռքը մատնել
իրենց ազատուցիւ, Ա. Թագ. իգ. 4-13:
Երեմ. Գ. 13:

կէտ, մեզի ծանօթ ծովային ա-
նասնոց մէջ քան զայու վիթխարին,
Յոր. Ե. 12: կէտ թարգմանուած
է, Ծննդ. Ա. 21, Երրայրեցերէն րառ
մը որ կը նշանակէ սրեկցէ աշազին
և առարի գազան ծովային: Մեծ
ձուկը, որ զավան կեց յայտնի չէ
թէ ինչ ձուկ էր, քանզի Յունարէն
րառն առ Մատթէի, Գ. Ժ. Ժ. 40:
անցայտ է: Բայց բուն կէտ ձկունք,
ինչպէս նաև յաղթ շանաձկունք կը
դառնուէին ի հնութիւն Միջերկրական
ծովուն մէջ:

կիբրօ-նարքավա, ՔԵՎՀԱՆ+ շոն-
էտէես, մին յօթեանաց Խորոյե-
լացաց յանապատին: Հոն ինդրեցին
ուտելու համար միս Աստուծմէ, ը-
սկզիվ թէ ձանձրացած էին մանա-
նայէն, Թու. ԺԱ. 34, 35. ԼԳ. 16:
Լորամարգի տրուեցաւ անոնց մէծ
բազմութեամբ: Բայց մինչ կերա-
կուրն յատամունս նոցա էր, Աս-
ուած զարկաւ անսիցմէ այնչտի բազ-
մութիւն, որ տեղին կոչուեցաւ “Գե-
րեզմանիք ցանկացելց”, Սաղմ. ՀԲ.
30, 31, յեւատակ յուշարար բոլոր
զարդ կոյին ազգին արտնջման մեջաց
գէմ, Ա. Կորնթ. Ժ. 6:

կիբրիք: Այս բառը կը նշանակէ
որ ինչ Գելոյ է: Հաւանականապէս
էր անուն երաժշտական գործույ կամ
ազգ ինչ երաժշտութեան որ եկած
էր ի Գելոյ, ուր Դաւիթի բնակե-
ցաւ ժամանակ մը, մինչ կը հաւան-
ուէր ի Սառուղայ, Ա. Թագ. իշ. 1-
7: Խոկ Գել բառը կը նշանակէ Եր-
րայրեցերէն հայու: Ասսի ոչ սակաւք
կարծեցին թէ կիթթիթ կը նշանա-
կէր տեռակ մը երաժշտական գործի
կամ գեղօն որ կը գործածուէր այ-
գելթոյ ժամանակ: Այս բառը կը
դառնուի ի վերնադրին Ը. ԶԱ. և 2Դ.

Ապղմասաց, որոց բոլորն աւ կը դահնիներածական ազդու նուռագ կամ եղանակ:

Լիլիկիս, հարտապյին արեկելեան դաւառ գործուն Ասիխ, աւներ ուսհման ի հիւսիսոյ Տիւրսոի շղթան, որ կը բաժնէր զնո՞ի ի կապադովկիոյ, ի Լիկայոնիոյ և յիսաւրիոյ, ի հարաւոյ Միջնէրկրական ծովը, յարեկից զԱսորիս և յարեմոյից զՊամիւղիան Ալիկիոյ արեմուեան մասը իիսու և լեռնային եր, արեկելեանը՝ մեղմ և գաշտապյին և լիկերոն եղաւ փոխանակ բուշիքի և կիլիկիս: Ալյո գաւառին մայրաբազարն էր Տարսոս, տեղի ծննդեան առաքելոյն Պօղոսի, Գործ. Զ. 9. Հրեայք շաս էին կիլիկիս, և անդադար հազորդակցութեանը մէջ ընդ կրուսազեմի, և կրուսազմի Հրեայք պէս հակառակ Քրիստոնէութեան յառաջադիմութեանը: Նոյն իսկ Պօղոս մասնակից եղած կ'երեկի հրապարական վիճաբանութեանց ընդ Ստեփանոսու, Գործ. Զ. 9. Ե. 58: Յետ դարձին ի Քրիստոնէութեան Պօղոս դնաց իւր հայրենիքը, Գործ. Թ. 30. Գաղ. Ա. 21, և հաստատեց եկեղեցիներ, որ կը յիշուին կրուսազեմի ժողովին կողմէն գրուած նամակին մէջ, Գործ. ԺԵ. 23: Պօղոս յետոյ դարձեալ առաքելեական պյցիկութիւն մը ըրաւ կիլիկիոյ եկեղեցիներուն, զանոնք հաստատելու և ծաղկեցնելու նպատակա, Գործ. ԺԵ. 36, 41:

Լիք. կը յիշուի ի Սուրբ Գիրո երբեք սիրելի և պատուական ընկեր և օգնական, ոչ թէ աղափին մարդուն, Մննդ. Բ. 23, 24, ստեղծեալ երբեք հարիւառ ի լրացնել զմարդն, Մննդ. Բ. 18. և թէպէս պաշտօին երկորդ, Մննդ. Գ. 16. Ա. կորնթ. ԺԱ. 3, 8, 9 ժԴ. 34, 35. Ա. Տիմ. Բ. 11-14, մասնաւորապէս յարմար և սահայն այն պաշտօնին համար, և այնպէս պիտանի է այն պաշտօնին մէջ՝ ինչպէս այրին յիւրումն: Ամբով և կինն արդարեւ էադէս մի են, և միշտ բնական յատկութիւններն այնպէս կը պատասխանեն յատկութեանց միւսոյն, որ երկուքին յատկութիւնները միանգամայն են հիմն քան սրբիշ որեց միութիւն խանդակաթ և ան-

ւական միութեան: Այսպէս Սուրբ Գիրը Հրեայ կինը բարձրացցց ի վեր քան զէկթանոս կանայք: և Հին կտուկարանն կընծայեցնէ կանացի բարուց ազնիւ զատկերներ: Բայց ես աւելի մեծ է խտիրն որ կոյ ի մէջ հէկթ անոս և գրիստոնեայ կնաջ: Հէկթ անոս կինը մտոք և սրտիւ միւնդամայն յետնեալ, զատուցեալ և վատթարացեալ է, և ոչ ոյլ ինչ է եթէ ոչ խազալիկ և ստրուկ առնն: ուր քրիստոնեայ կինն է կրթեալ, ազնուացեալ, զուարձութիւն և օրհութիւն աշխարհի: Քրիստոնէութիւնը կ'արգելի բազմակնութիւնը և կին արձակել բաց ի միուիդ պատճառէ, Մտաթ. Ե. 32. ԺԹ. 3-9. կը ոռըլիցնէ թէ ոյլ և կին, թէ կատեալ և թէ ազատ, մի են ի Քրիստոս, Գաղ. Գ. 28, և թէ երկինքը պիտի շառնուն զիրար իրրեամբսին, ոչլ պիտի ըլլան իրրեցից շատակս Աստուծոյ, Մտաթ. ԻԲ. 30: Ալբարեն առաջին եղաւ կինը յանկման, բայց պատուեցաւ ընդունուելով ի մեջաւոր ազգականութիւն Փրկին աշխարհի, և կանայք եղաւ մոներմագյն բարեկամք Քրիստոսի մինչեւ յաշխարհի էր: Առաջին անիմից զիլիաւոր բեռք ծանրացաւ կնոջ վրայ. բայց կանանց, իրրեանդամուն եկեղեցւոյ, թուով առաւելութեամբ քան արանց, կը ցուցինէ թէ Աստուծոյ Խորհուրդն էր շնորհը զոր պիտի տար մորգուսաւելի առաւութեամբ տալ կնոջ մայդոյ որ առաջին եղաւ ի մեղանց շել և ի կրել:

Առ արեկելեան ազգս կանայք միշտ զատուցեալ կ'ապրին յարանց. չեն աեւնուիր հրապարակաւ բայց եթէ պրողեալ, և չւնին մաւ հաստրակաց ընկերութեան մէջ, և չեն երեկի հիւրոց որ կու գան յայցելութիւն արանց և եղբարց նոցա. ի ճաշ անդամ չեն նստիր արանց հետ որոց ազգական են: Գիւղերու մէջ կանայք այնշափ զատեալ չեն որշափ քաղաքներու մէջ, և ոչ այնշափ Հըրեկից որչափ ուրիշ աղդաց մէջ կը պահուի այս սովորութիւնը: կանանց դործն էր ընդհանրապէս առ անին զբազմունք, Առակ. ԱԱ. ինչպէս

ցորեն աղալ, հաց թրել, կար, տսղ-նէդործութիւն, այլովքն հանդերձ: Աղքատ կանայք կը շրջէին ճռաբրազ հնաց ժամանակ, նահապետաց դրստերը կ'արածէին նաև իրենց հայրենի հօտերը, Ծննդ. Իթ. 9. Էլ. Բ. 16. և գրեթէ ամէն առտիճանի կանանց դործն էր ի պէտս ընտանեց կրել ջուր, զոր կը բերէին սափորով իրենց ուսերուն վրայ, շատ անգամ բաւական չեռաւոր տեղերէ, Ծննդ. Իթ. 15-20. Ցուց. Դ. 28.



Կինաման, մին ի նիւթոց յորոց կը կազմուէր անուշահսոտ ձէթը որով օծուեցան նորանր և նուիրական անօթք, Ն. Լ. 23. Առակ. Է. 17. Երդ. Դ. 14. Իր քսան ոտք բարձրացող ծտոր մը ներբին կեղեն է, զոր քերծուով կը կտրեն շերտ շերտ նեղ և գալարաւ, ննչակո կը դրսնուի ի վաճառանոց: Լիսամնի գոյնն է մութ կարմիր, սաստկահամ. Համեն մային և քաղցրալինորժ: Ըստիր սեսակը կու դայ ի Սէլլանայ, Ցայտ. ԺԲ. 13.

Կիպրոս, կղզի մեծ Միջերկրական ծովուն մէջ, յարեւեան հիւսիսային կողման ծովուն որ է ի մէջ կիլիկիոյ և Ասորոց: Է երր հարիր և քառասուուն մզոն երկուուն, իսկ լայնութիւնը կը խոխուի հինկէ մինչեւ յիսուն մզոն կիպրոսի բնակիչք ի հընութ ընկղզեալ էին ամէն սեսակ զեղսութեան և անառակութեան մէջ: Անոնց զիստաւր աստուածն էր Աստղիկ որ հոյակապ մէհեան ունէր

ի Պափոս: Կղզին էր շատ պտղարեր և գինաւեւո, ունէր առատ ձէթ և մեղք, ասր և պղինձ և ակատ և աղ-նիւ տեսակ ինչ ըիւրեղի կամ պաղ-պաղակի: Ունէր նաև մեծամեծ ան-տառներ նոճուոյ: Կղզւոյն քաղաք-ներէն կը յշխնին Նոր կտսկարասին մէջ Պափոս արեւմտեան եղբերը, և Աղամիս՝ արեւելեան եղերը: Աւե-ասրանը քարոզու եցաւ ի կիպրոս շատ կանուի, Գործ. ԺԱ. 19. Բառ-նարաւ և Մնասոն և ուրիշ երեւելի Քրիստոնեայք բնիկ Ախղացի էին, Գործ. ԺԱ. 20. ԻԱ. 16: Առա-քեալքն Պօղոս և Բառնարաւ ա-ստքելական շրջան մը ըրին կիպրոս յամի Տն. 44, Գործ. ԺԵ. 39. Իէ. 4: Լիսոն, զարդիս՝ Մուկուդդա, չեղեղատ որ կը բղիկի Ցեղայիւել դաշ-տին մէջ, մօս ի ստորոտ Թարօր լե-րին: Մէծ դաշտէն անցնելէն, և մասն մասն գետակներ ընդունելէն եսքը, կը հոսէ առ ստամբ կարմե-ղոս լերան, և կը թափի Միջերկրա-կան ծովը, սոսկաւ ինչ հեռի յլլե-սայէ: Լիսոն կարմեղասի բոյոր շու-բերն ընդունելով կ'ըլլայ մշտահոս գետ իւր բերէն մինչեւ եօթն մըն-տեղ. Իայց բոյոր արևելեան մնար կը ցանչի բոյոր ամառը, վասն զի մեծ դաշտն ընթ որ կ'անցնի հիմա առանց անձառի է, Բայց և ոյնակէ ձմեռ և, յորդ անձրեններէն եաւ ը, յորդերով կ'ըլլայ յաղթ և արագընթաց չե-ղեղ: Սիստարայի զօրաց կիսոնի մէջ, Դատ. Դ. 13. Ե. 21, Հեղձնլոյն ծից օրինակը տուին Արարացիք, Երբ 1799, Արքիկի 18 իւն, Թարօր լերան կուռէն ետքը կը փախչէին յերեսաց Գաղիացի զօրաց:

Լիստացիք, սերունդք Ցաւանայ, որդւոյ Ցարեթի, և անոնց երկիրը, Դննդ. Ժ. 10: Լիստացի բառը թուի թէ կը նշանակէր ի սկզբան կիպրոս կղզին, և ընդարձակ մուըր առնուած է նաև ցուցնելու Միջերկրականին ուրիշ կղզիներ և շրջակոյ երկիրնե-րը, զորօրինակ Մակեդոնիա, Դան. ԺԱ. 30, և Հովով, Թու. Իթ. 24: Կիբ, 1. Ամուր քաղցր Մովարու, կը կոչուի նաև կիրհարէսթ և կիբ-հարէս, Ես. ԺԵ. 4. ԺԶ. 7, 11. Երեմ. Խթ. 31, Խորայիւլի թագաւորն

Յավրամ անգամ մը դրեթէ հեմայատուկ ըրաւ զկիր, Դ Թօսդ. Գ. 25. Զարդուս կը կշուտի քէրասո, և ունի իրք երբ հարիւր երդ, սեպացեալ ըլրոյ փոյ ձորակի մը դրւիր որ կերթայ հնդետասաս մղն վեր Մովարու լեռները: Այժմու բնակչաց երկը չորրորդն է անուամբ Քիրստոնեայ, և չարաչար կը հարստահարուին լըշակայ Արարացիներէն:

2. Գաւառ՝ ուր Թակղաթ Փաղասար գերի տարաւ Դամամկոսի ժողովորդը, Դ Թօսդ. Ժ. 9. Կը կարծուի թէ եր մօտ ի կուր գետ, յորկելից հիւսիսյ Հայաստանի: Կուր կը հոսէ յարեւելս հարաւոյ, և միանալով Երասիսյ հետ կը թափի կասպից ծովը:

Կիւրենէ, քաղոք և գտաւու Լիրիս, յարեւակից Եդիոպոսի, ի մէջ ծովածոցին որ կը կոչուի Մէծ Սիրդ և Մարէովիտուն ծովակի որ զարդին կը կոչուի Գործոսուն, Պարգա գաւառին մէջ: Կիւրենէ ժամանակաւ կը կոչուէր Պետապոլիս, հինգ գլխաւոր քաղաքաց զատճառու որ էին այն գաւառին մէջ, այսինքն՝ կիւրենէ, Ապողոնիս, Արքինյէ, թերենիկէ և Պաղամայիս: Աստի էր Ամեն, կիւրենացի, հայր Ազեքսանդրի և Ռուֆոյ, և Հռովմայիցի զինուորք բռնեցին զնա օննել Գրիսոսոսի խաչը կրելու, Մատթ. Խ. 32. Ղ. Աւ. կ. ինչ. 26: Կիւրենէ գտաւուն մէջ կոյին շատ Հրեաներ, որոց մէծ մասն ընկալու Գրիսոտնէւթիւնը, թէպէս այլիք մէծ յամառաւթեամբ հակառակեցան, Գործ. Ժ. Ա. 20. Ժ. Գ. 1: Նաև Գործ. Գ. 9:

Կիւրենիսաս, կամ, ըստ իւր լատինական յորջործան, Պարզիս Ասոզպիկիս կուրինս, էր կուստակալ երկին Ասուուց, Ղ. Աւ. Բ. 2: Ըստ պատմութեան կուրինս կուստակալ էր Ասուուց Ղուկասու մէջ յիշուած թուականէն քանի մը տարի ետքը, և աշխարհահամարը զսր կը յիշէ Ղուկաս՝ եղաւ, ըստ արտաքին պատմաց, երբ Գրիսոտն ուժ կամ տասը տարուան էր: Ուստի Ղուկասու վերոյիշեալ համարը կը նայած թարգմանուիլ այսպէս: “Այս աշխարհահարի եղաւ նախ առ կիւրենեաւ որ

էր կուստակալ Ասուուց, Տես և Գործ. Ե. 37.

Ծառ նորագոյն քննութեանց կիւրենիս հաւանականապէս եղաւ երկից կուստակալ Ասուուց երկին, առաջին անգամ Ղուկասու Բ. գլուխոյն Հ համարին մէջ յիշուած թուականին:

Կիւրոս, որդի կամբիւսեայ թագաւորին Պարոից, և Մանդանեայ գտաւեր Աժդահակայ թագաւորին Մարաց: Կիւրոս օգնեց մօրեղբօր երաւմ կիւրսարայ (կոչեցիլյ “Դարեհ մար,” ի Ասուր Գիրս) նուանել փոքր Ասիս, և ապա Մարաց և Պարոից միացեալ զօրութեամբ առաջ զբարեկոն և ջնջեց Քազդէացւոց աէրութիւնը: Կիւրոս առաջ կին իւր մօրեղբօր կիւրսարայ դուռը, և այսպէս յետ մահուան մօրեղբօրն ժառանգեց և միացաւ Մարաց և Պարոից աէրութիւնը: Կիւրոս կանանց յիշուած է յիսոյեայ, Խ. 7. 28. Խ. 1-7, իրեն ազատարար Հրեկից, քանզի կիւրոս հանեց առաջին անգամ Հրամոն գաւանալ Հրեկից գերութեան իրենց երկիրը, Բ. Մնաց. Ղ. 22. 23. Նզր. Ա. 1-4: Դասիկէ մարգարէ էր սիրեկի պաշտօնեայ կիւրոսի, Դան. Գ. 28:

Կիւրենս, կը յիշուէ, Փիլ. Դ. 3: Թէպէս առանց ապացուցի, կը կործուր սակայն թէ այս այն կղեմէն էր որ իւսոյ եղաւ եղիսկոպոսի Հըռուզմ, և ընդհանրապէս կը կոչուի կղեմէն Հռովմայիցի: Երբ կորնթոսի եկեղեցին յազենալ էր երկպառակութենէն, կղեմէն գրեց առ կորնթացին թուղթ մը: Այս թուղթն այնպէս յարգի էր առ նախին Գրիսոտնեայո, որ շատ եկեղեցիներու մէջ կը կարգացուէր Հրազդարական: Կողպիք: Երբայցերէն բառը որ ընդհանրապէս կղզի կը թարգմանուէ: Կը նշանակէ ըուն ցամաք երկիր, ընակելի երկիր, որց հակառակն է ջուր, ծով և գետ, Խ. Խ. Խ. 15: Տես և Խ. Մ. 2: Ուստի ընդհանրապէս ջրոյ հակառակն, այսինքն ցամաք ցուցնելու համար կը գործածուի, և կը նշանակէ ջրոյ մօտ երկիր, մասամբ իւր ողողեալ կամ բորբոքին շուրջ պատեալ ի ջրոյ, այսինքն:

ծովեղերեայ երկիր, ծովագն, կղզի : կը նշանակէ ծովագն, երբ Աղովտու-
մի վրայ է հօսքը, Ես. ի. 6, կամ
Տերոսու վրայ, Ես. ի. 9. 2, 6, կամ
Պղղողունեափ, պյախն Յունաց վրայ,
Եղեկ. ի. 7. *Եղեկ Նշանայի : կը
նշանակէ բուն կղզի, երբ խոռը
կափթորի, այսինքն կրեաէի վրայ է,
Երեմ. ի. 1. նաև Երեմ. թ. 10.
Նշանակէ Սաղմ. Ղ. ի. 1, նաև Եսթ.
ժ. 4, ուր կղզիք ծովու խոռը կը
նշանակէ բուն կղզի : Այս բառին
յոդնակին, կղզիք, կը գործածուէր
առ Հրեայ ցացնելու համար հե-
ռաւուր երկիրներ անդր քան գովազ,
այսինքն թէ՛ ծովագունք և թէ կր-
զիք . և մանաւանդ արեմորից կղզի-
ներ և ծովեղերեայ երկիրները, որոց
աեղեակ էին Հրեայը Փիւնիկեցւոց
հաւարկութենէն, Ես. ի. 15. ի. 15.
Եթ. 4, 10, 12. Սաղմ. Հթ. 10.

Եղեկ. ի. 15 կը թուի ակնարկել Արեւելեան Հնդկաց Ազրիպեղադոսոր :
կղեկղպաս, այս Մարեայ, Յոհհ. Ժ. 25., կը կոչուի նաև Ոլիէսու,
Ղուկ. ի. 17. 18 համարին մէջ յիշ-
ուած կղէպայսա հաւանականապէս
ասրբեր անձ էր :

կղօդա, փոքր կղզի մօտ յարե-
մտեան հարաւային ափն կրեաէի :
Առոր մօտ անցաւ Գօղոս երբ կ'երթար
հաւով Երուսաղէմ, Գործ. ի. 16.
Զարդիս կը կոչուի կոցցց, "ուր իւր
Երեսուն ընտանիք կը նակին :

կղօդիք, Լու, կին Քրիստոնեայ,
որ հաւանականապէս գարծած էր ի
հաւատու քարոզութեամբ Գօղոսի ի
Հռովմ, Բ. Տիմ. Դ. 21 :

կղօդիք, Լու, Տինդերորդ կոյսր
Հռովմայ, յաջորդ կոյսրոսի կալի-
դուկայի, յամի Տն. 41, և նախորդ
Ներսի : Թազաւորեց Երկրատառան
ամ : Տուան թազաւորական իշխա-
նութիւն Աղրիպայի Հրեասանի
վրայ, որ յետ մահուան Աղրիպայի
եղեւ միւսանգոմմ նահանգ Հռովմե-
ական, յամի Տն. 45 : Զայնու ժա-
մանակաւ պատահեցաւ հաւանակա-
նապէս սօն գուշակեալ Ալգարոսէ,
Գործ. ԺԱ. 28 : Իր կայսրութեան
իններորդ ասրին կղոդիքս արտաքրոնց
Հրեաներն ի Հռովմայ, Գործ. ԺԲ.
2. Յամի Տն. 43-44, զօրք արշաւեց

ի Բրիտանիա : Թունաւորուելով մե-
ռաւ ձեռամք Աղրիպային որ անոր
կինը միանգամացն քրոջ գուստոն էր:
կղօդիքս Լիւսիա : Տես Լիւսի-
ա :

կղօդրուկ, մէժ չոր և համեմային,
կը ծորէ ծառէ մը որ կը բուռնի Ալ-
լարիս և ի Հնդիկս : Ուրիշ համե-
մունք խառնուելով այս իմմին հետ
կը կազմէին նուիրական խունկը, զոր
ուրիշ բաներու գործածել խստիւ
արդեկեալ էր . Ել. լ. 34-38 :

կղիքոս, քաղաք և թերակղզի
Դորիսի կ կարիս, փողուն Ասիս
հարաւային արեմանեան ծայրը, ի
մէջ Հռոդոս և կով կղզեաց : Ունէր
գեղեցիկ հաւահանգիստ, և էր նշա-
նաւոր իրբե պաշտօնատեղի Աստղ-
կան : Գօղոս հանդիպեցաւ հաս մինչ
կ'երթար նաւով ի Հասվմ, Գործ.
ի. 7 :

կղիքմ, տունկ բաւսեալ յեղիւ-
րը կամ ջուրերու քով : կը գոր-
ծածուի հրեւելու աթուս, փոխթ,
կղով, չուան, պյովքն հանդերձ :
կնիւնի նման առւնկի մը ծաւծը կը
գործածուի Եւրոպա իրբե պատրցչ
ճրագի : Ես. թ. 14. Ժթ. 15 հա-
մարներուն մէջ կնիւն բառը կը նշա-
նակէ սինլքոր մարդիկ և հասարակ
ամբոխ :



կնիք, կնիքել : Ա.յո բառերը շատ
անգամ կը գործածուին ի Սուրբ Գի-
րը : Ինիք կը գործածուէր շատ հին
ժամանակ, և այլեայլ տեսակ էր :
Մէկ տեսակը կը գործածուէր փո-

խանակ ձեռնադրի կամ ստորագրութեան անուան . կնքյոյ տէրն իւր անունը կամ յատուկ նըսն մը կը տպաւորէր կնքով գրուածի մը վրայ յատուկ մելահաւ գրուածը փաւերացնելու համբար . կնքուկի թէ ընկերութեան անդամոց մէկուն քով կը զահուէր , և պյա անձը կը կոփէր կնքըն հանդերձ ձեռնադրով կամ առանց դնելու ձեռնադիր . Առանձին մարդոց կնքըն էր փոքր և մատանուց կամ ապարանջանի վրայ զոր կնքոյն տէրը կը կոփէր իւր մատր կամ դաստակը , նրեմ . լ. թ. 10 . Ղուկ . ժ. 22 . Յակ . թ. 2 . Տես Մատանի : Կուսակալք իրենց կնքըն կը դնելոնց մատր կթէ մատանուց վրայ էր , և կամ իրենց ծոցը կը պահէին զգուշաւթեամբ . Արունի կնքըն կը վերաբերէր կոմ թագաւորին անձին և կամ տէրութեան , թ թագ . Ա . 10 . Թագաւորին կնքըն միշտ թագաւորին քովն էր , իսկ տէրութեան կնքըն կը պահէր տէրութեան քարտուզը . Արևելեան ազգաց արդի սովորութեան այսշափ կը տեղեկանինք այս կարելու գործւցն վրայ . Արունի կնքով կնքուած բան մը պաշտօնապէս վաւերացեալ կը համարուէր , Գ թագ . ի. Ա . 8 . Գործի մը համար կնքին ուրիշի ձեռք յանձնել կը նշանակէր լիակատար իշխանութիւն տալ այն անձին յիշեալ գործին մէջ , Սեմ . Գ . 10 . Ժ . 1 . Ը 2 . Նիւթը յորյա վերայ կը կոփուէր կնքըն էր ընդհանրութէս մոմ , երբ բեմ նաև կաւ , և տոր պատճառն էր հաւանականապէս կիմոյին հերմութիւնը , Յոր . Ա . 14 . Լիքը կը նշանակէր թէ կնքուած իրն սատցուած էր կնքողին . շատ անդամ բան մը կը կնքուէր որպէս զի զգուշաւթեամբ զահուէր կամ որպէս զի օտար ձեռք չմօտեար , թ Օր . Ա . 34 . Յոր . Թ . 7 . Ժ . 17 . Կնքուելու դրան կամ տեղւոյն փակաղակին կամ աղիին վրայ կը փակցուէր մոմը կամ կաւը և այնպէս կը կնքուէր . որպէս զի չյանդանէր որ գաղու բանալ , Երդ . Դ . 12 . Դան . Գ . 17 . Մատթ . ի. Ա . 66 . Արևելք ճանապարհորդող զարդիս ևս կը անսնեն այս սովորութիւ-

նը : Գրոց , ափոց կամ մագազաթեայ առօնսերու կապին վրայ կը կոփուէր կնքը , Ես . Ը . 16 . Յայս . Ե . 1 . Հոգին Սուրբ կը կոք դբիստանեայս , իւր պատկերը դրոշմնկով առողջ վրայ ինչան թէ անորն էն , Եփես . Ա . 13 . Ա . 30 . Տես Ապավա . կատութիւն էր ընական կամ արուեստական . Արևելեան ազգաց մէջ սովորութիւն էր փոքրել զիքը կամ վիրալ զգուշին ինչան ոգոյ ի մահանան ազգականաց , Յօր . Ա . 20 . Երեմ . Ժ . 6 . Այս սովորութիւնն իրեւ չեթանոսական , արգելեալ էր առ Հրեայս , Բ Օր . Ժ . 1 . Խառական կատութիւնն արհամարհէլի էր , քանզի կասկած կու տար ըօրոտութիւնն : Եթէլի տղայք կաղապահէին Եղիսէի տուելն , Ալ , կիտակ , ել , կիտակ , Դ թագ . Բ 2 . Արդիչետե այս խօսքով կանարգէին Աստուծոյ մարդարէն , նովին գործով հաւանականապէս համարուեցան նաև անարգուք Եղիսայի վերացման ոքանչելեաց :

Կիխաք : Հրեայք առեւերյ մէջ գործածուած ոսկին և արծաթը սովոր էր կաւել : Ափկ , կէտ սփկ , մնաւ և տաղանդ , ոչ միայն անսանձ էրին որոշ արժէք սևեցազ ոսկի և արծաթ գրամոց , այլէ կշառց ինչ . Արութեան , կամ առանց կշառ , Էլ . Լ . 13 . 24 . Ղետ . Ե . 15 . Թու . Գ . 50 . Ե . 19 . Ժ . 16 , թերեւ էր կշառց կանոն կամ օրինակ որ կը պահուէր առանց , ոչ թէ տեսակ մը կշառյ տարրեր հասարակ սկեզէն . քանզի , թէպէս Մովսէս սահմանեց որ ամէն բանի զնոյն համար որոշուած արծաթը սովորութեան կշառցն համեմատ ըլլայ , Ղետ . Ի . 25 , տարրերութիւն չի դներ սակայն ի մէջ քան կերանոց ոկեզ և հասարակ սկեզ : Եղեկիէլ , զլ . Խ . 12 . Խօսելով չափոց և կշառց վրայ զրուած արծաթէն Հրեայք առեւերյ էր , ապա ուրեմն հաւանար էր սովորութեան կշառյն : Տես կլաոց եւ չտփուց ցուցակն ի վախճանի դրոց :

Կոզի : Ծնդհանրապէս Ե-է թարգմանուած Երրայներէն բար կը նշանակէ բուն թթուեալ կաթն կամ մածուն , Մննդ . Ժ . 8 . Դատ . Ե .

25. Յոր. ի. 17: Այս բմպելին, այսինքն լցի մածունը, մինչև ցարդ ախորդ եղով կը խմուի յարևելս: Պրոքհարտ, մինչ լեռնեալ ծովուն հարապային կողման անապատին կ'անցնէր Եգիպտոս երթալու, "Ալեք հետարի մէկտեղ, կ'ոսէ", "Քիչ ըշ կոդի և մածեալ կաթն, որ ջուրի մէջ լուծուեղով կ'ըլլս ոչ միայն ըմպելի զովարար, այլև կը կարծոի գեղ պահպանիչ ի խորշակէ ամառնային ճամբրոդութեան մէջն, Բայց նաև բուն կոդին կամ կարակը ծանօթէ եր Հրէից: Զարդի շատ կը գործածուի Արարացիներէն Ասորիներն, և կը շնուի կաթը լեցունեղով հասարակ հաղաղակի (այժի մորթէ շինուած քսակի) մէջ, վրանին ձողէն կախելով և շարժելով մինչև որ կաթը մածնու կամ խտանայ: Բայց և այնպէս սասդ չէ թէ կոդի թարգմանուած Երրայեցինեւն բառը կը նշանակէր բուն կարակ: Նշն իսկ Առակաց լ. 33 համարը կրնակը թարգմանել, "Եթէ կաթը պնդէ կը բրէ պահիր", և ուրիշ տեղեր ես լու է "մածուն, կամ "մածեալ կաթն" թարգմանել այն բառը:



Կաւժ, ահօթ փոքր ջուր և ուրիշ չեղանիթ պահելու, Աթագ. ի. 9. 11: Վերի պատկերը կը ցուցնէ այլ հին բաժակներ, ճամբրոդութեան շիշեր և ստոմաններ որոց նըմաններ գեւ կը գործածուին յԱրևելս:


Կազզապատ: Պատերազմի ատեն

առնուած աւարր բաժնուելու եր հաւասար կոռուղներուն և բահակատեղին պահպանողներուն մէջ, թու. Ա. 27-32: Նախ Աստուծոյ տրուելու բաժինը կը զատէին բորբէն, և, առ թագաւորութեամբ, մեծ մաս մը աւարէն կ'առնօւց նաև թագաւորը:

Կազզատ, քաղաք Փուլէգիս, ի վերայ ըլլոյ մօտ ի խառնուն Լիւկու և Մէանդր գետոց, և ոչ հեռու Հերապոլիս և Լաւոդիկէա քաղաքներէն, կող. Բ. 1. Դ. 13, 15: Այս քաղաքաց հետ նաև կողոսա կործանեցաւ երկրաշարժէ Ներոնի տասներորդ տարին, յամի Տն. իրբ 65 ին, մինչդեռ Պօղոս կենդանի էր: Կողոսան նորէն շինուեցաւ ընդ հուպ: Այս քաղաքին Գրիստոնեայ եկեղեցին առ Պօղոս գրեց թուղթը կը թուի կազմուած ձեռամբ Եպափրասայ, կող. Ա. 2. Տն և Ա. 7, 8, 9. և Դ. 12, 13: Զարդիս Գոնոս կը կոչուի կողոսայի տեղը:

Կազզապահիս, բուլոր առ - գրուեցաւ ի Պօղոսէ ի Հռովմ յամի Տն. 62: Թուղթը գրելու առիթ տուաւ լուրը զոր բերաւ Եպափրաս առ Պօղոս, կող. Ա. 6-8, կողոսացւց եկեղեցւյն վրայ, որոց կ'երեկի թէ դեռ այցելութիւն ըրած չէր առաքեալը, կող. Բ. 1, թէպէտ ծանօթէր իր անոնց պատմութեանը և գործերուն, Գործ. Ժ. 6. ԺԸ. 23: Հըրեայ փիլսոսփաններէն սմանք որ Գրիստոնէութիւնն ընդունած էին, բայց օրինական խորութիւններ և ուրիշ մոլորութիւններ կը խառնէին մաքուր վարդապետութեան հետ, փաստկարազդեցութիւնն մը գործած կը թուին այն եկեղեցւյն վրայ: Պօղոս կը ցուցնէ թէ մեր փրկութեան բոլոր յշան է ի Գրիստոս, իրեկ միմիքն միջնորդ, յարում կը բնակի ամեն բանի լուսմը, կը զդուշացնէ զկողոսացիս անոնց մէջ մուծուած մոլորութեանց գէմ որ հակառակ էին աւետարանին, և շատ համոզիչ պատճառներով կը խրատէ զանոնց ցուցներ Գրիստոնէութեան արժանի բարը և վարը: Կողոսացւց թուղթը գրուեցաւ Եփեսացւց թուղթըն հետ միանդամյն, և երկուքն ալ զկուե-

ցան միւնդյն անձին ձեռքը : Այս | բարու , և երկուքն ի միասին սորզիլ
երկու թուղթերը շատ նման են ի- | շատ յարմար է :



Կոճդ : Կոճեղք յորո պնդեալ եին
Գօղոս և Շիղա , Գործ . Ժ. 24 , կը
գործածուեին Եւրոպա և Ամերիկա
մինչեւ մօտ ատեններս : Լորդը կը
բազկանար երկու գերաններէ որոց
վերինը շարժուան էր : Երկու գերան-
ներուն միացման աեղը կային կար-
գաւ ծակեր ըստ որքի ոտից պնդե-
լոյն ի հաճլ : Երբեմն նաև բազուկ-
ները կը պնդուեին : Կոճեղք ընդհան-
րապէս կը դրուեին հրապարակներ ,
որպէս զի յանցաւորը , բաց ի ցաւէն
զոր կը կրէր , բլար նաև նշաւակ
նախանաց ամբոխին , Յոր . ԺԳ .
27 . Երեմ . ի . 2 :

Կոճնելիքս , հարիւրապէս Հառով-
մայեցի , որ կը կենար Պաղեստինու
կեսարիա քաղաքը , և կը կարծուի
թէ եր երեւի Հռովմայեցի տանէ ,
և եղաւ հեթանոսութենէ ի Քրիստո-
նութիւն դարձողներուն առաջինը :
Ասոր դարձին պատմութիւնը կը ցու-
ցնէ թէ ինչպէս քակեց Աստուծ-
միջնորդը որ էր ի մէջ Հրեւու և հե-
թանոսաց : Ցայտոնի է թէ , երբ ա-
ռաջին անդամ կը յիշուի , Գործ .
Ժ. 4 , արդէն առաջուած էր ի
Հոգւոյն Արբոյ թողուլ կռապաշտու-

թիւնը , և երկիր պադանել ճշմար-
տին Աստուծոյ , և անզգամաց մէջ
ապրիլ աստուծածաշութեամբ և
բարի գործովք : Կոռանելիոս պատ-
րաստ էր բնդունել Փրկիչը , և Աս-
ուած հանեց զնա ի լոյս : Աստուծ-
ային իմ ազգմանի կոռանելիոս դրկեց
կանչել զիեւարոս , որ նշյալէս յերկ-
նուստ պատրաստուած էր երթու-
հրաւերին : Պետրոս զնաց Յոպակէ ի
կեսարիա , իրը երեսուն և հինգ մզն
տեղ , քարոզեց աւետարանը կառանե-
լիոսու և անոր տանը , և զարմանեց
տեսու Հոգւոյն Արբոյ պարզ ներքն
հեղեալ ամոնց ամենուն վրայ : Այս-
պէս մեկնեց Աստուծ տեսիլքը որ
եղած էր Պետրոսի . և Պետրոս թո-
զուց իւր հրեւական խարութիւնները ,
և սկսաւ իւր մեծ գործը , Քրիստոսէ
յայտնապէս ընդունուածներն ըն-
դունելով յեկեղեցին իրրե առա-
քել հեթանոսաց , Գործ . Ժ. 11 :
Կով , փոքր կզնի Ցանաց արքի-
պեղագոսուն , քիչ հեռու փոքրուն Ա-
ստոյ հարաւային արևմտեան ծայրէն :
Պօղոս այս կզնուցին քազէն անցաւ երբ
կը նաւարիէր երթաւ յերաւապէմ ,
Գործ . իԱ . 4 : Զարդիս կը կոչուի

Աթակեցոյ : Երևելի էր պտղաբերութեանը , գիւղըն և շերտամին , նաև ազնիւ տեսակ գիպակի և բեհեղս գործուածներուն համար :

Կատարած , տեսակ մը մահացու ախտ որ պքանչկեզօք մտաւ Եգիպտացւոց անսառւներուն մէջ և մէծ շարդ բրաւ , մինչ Երբայեցւոց անառւները միենայն երկրին մէջ մնացին անվասա , Ել . թ . 3 :

Կորրան , նուէր կամ ձօն առ Աստուած և անոր տաճարին , Մատթ . իդ . 18 : Քրիստոս կը յանդիմանէ Հրեց անդթութիւնն առ ծնողութրեանց , վասն զի խբան , նուէր , կը մատուցանէին Աստուծոյ ինչ որ իրենց ծնողաց տալ պարտէին : Որդին կը սէր իւր կարտեալ ծնողին , “Անքանը որ ինձմէ պիտի շահես , Աստուծոյ տալու կորրան է , ” այսինքն թէ՝ Աստուծոյ տուած եմ ինչ որ դուն ինէ կը պահանջես , Մարկ . Ե .

11 : Հրեց վարդապետներուն աւանդութիւնը կը իրափուսէր այսպիսի նուէրներ , և թոյլ չէր տար ժաղովը գրգեան ընկել ինչ որ պարտէին իրենց ծնողաց , թէպէտ այնպիսի նըսէկներու պատուական զրկել կարու ծնողքը հակառակ էր ընութեան և մասց , և կը խափանէր Աստուծոյ օրէնքը որ կը պատուիրէ պատուել զնողու , Մատթ . ժե . 3-9 : Փարիսէցիք , և յաջորդք նոցա Դալմուտեանք , կը ներէին նաև պարտապահաց զրկել իրենց պարաստէրները տալով Աստուծոյ ինչ որ պարտէին անձնոց , որպէս թէ փոքր զոր պարտէին իրենց ասցուածն էր մահաւանդ քան պարաստէրանց իրաւունքը :

Կորետի , աղդ ինչ հնայ որոյ ոյլիկայլ տեսակները կը մշակուին յիտարիա , յԱսորիս , յԵփիպատու և ի չնդիկս : Կորետակը կը գործածուի թէ՝ գալար իրրե խար , և թէ՝ իրրե հասուն ունդ հաց և ասոր նման բաներ չինելու : Եզդիկէլ , դլ . Դ . 9 , հրաման առաւ Աստուծմէ չինել հաց խառն ի յորենոյ , ի գարւոյ , յոլուանէ , ոսդէ և կորեկէ : “Տօւր բայն , կ’ըսէ Նմողուր , “է տեսակ ինչ կորեկան , որմէ կը չինեսի հաց ուղառու կաթամբ , ձիթով , կոգւազ , այլովքն հանգերձ , և է դրեթէ մի



մայն կերակուր զոր կ’ուտէ Երջանիկն Արարիոյ հասարակ ժողովուրդը : Այս հացն այնպէս անհաճոյ թուեցաւ ինչ , որ լոկ գարեղէն հացը լաւագոյն համարեցայ : Այս վկայութիւնը կը լուսաւորէ Եզդիկէլ մարդարէին արուած հրամանը հացի համար , որ անոր խիստ կերակրոյն մէկ մասն էր :

Կորի , Ղետացի որ ապատամբեցաւ ընդդէմ Մովսիսի և Ահարոնի , և այնպէս ընդդէմ Եհովոյի : Էր հօրեղբօրորդի Մովսիսի , քանզի այս վերջոյն և կորիս հարք իսական և Ամամ էին եղարք , Ել . Զ . 16 : 2 : Կորի նախանձեցաւ քաղաքային պատուոյն որ արուեցան Աստուծմէ Մովսիսի և Ահարոնի , իր հօրեղբօրորդաց , մինչ ինք պարզ Ղետացի էր . ուստի անձն իշխանութիւնն գէթ մաս մը ձեռք բերելու համար կորի յապատամբութիւն գըրգուեց ժողովուրդը : Բայց ուա՞զ որ այս սահահակ Ղետացոյն բօնն ոգին ամբարտաւանութիւնն և փառասիրութիւնն էր մահաւանդ քան նախանձ փառացն Աստուծոյ : Երկու հարիւր և յիսուն Ղետացիք զօր ձգած էր կորի իւր ետքէն կորեան աստուծառաք կրակով , մինչ երկիր հրա-


շիք բացուելով էկուզ զիրի երկու դիմուոր ընկերօք նորա, Դադանաւ և Աբերոնիւ, թու. ԺԶ. Բայց կորիսայ որդիքն ազատեցան, թու. ԻԶ. 11. Կորիսեանք կամ “որդիք կորիսայ”, անուանի ազգատոհմ էին երաժշտաց կամ պետից առ Դաւթիւ, Ա. Մաց. Թ. 19. ԻԶ. 1. Ասոնց կընծայուին շատ սաղմոսներ, Սաղմ. Խ՛, Խ՛, Խ՛, Խ՛, 2Ե. 2Ե. 2Ե. Պ.:

Կորնքացիս, թուլր առ - Ա. Պ. Պոս գրեց այս թուղթը յիշեսու իր յամի Տն. 47, երբ Քողուէի տունէն եկողներուն միջոցաւ լուր առաւ կորնթոսի եկեղեցւոյն վասյ, գլ. Ա. 11, և նոյն իսկ եկեղեցւոյն նամակնեն որով խորհուրդ կը հարցուէր, գլ. Ե. 1, և զոր հաւանականապէս բերած էր Աստվածուն, գլ. Ժ. 17. Հերձուածներ երած էին եկեղեցւոյն մէջ յանուն Պօղոսի, Պետրոսի, Ապողոսի և նոյն իսկ Գրիստոսի, և չարաչար կը մարգառէին իրարու դէմ. Այս նամակին առաջին մասին մէջ կը ջանայ առաքեալը միարանութիւն հաստատել անոնց մէջ, միացնելով զնոսա ընդ մեծ և մի միայն Գլուխյն եկեղեցւոյ. Այս առիթ առնելով աստիք կը զգուշացնէ զանոնք ստուանուն փիլսոփայութեան վարպապետութիւններէն, և կը իրատէ շգնել յյս մարգկային իմաստութեան վրայ փոխանակ պարզ և հզօր բանին Առաւեցյ. Ե. զիւեցն մէջ կը սկսի յանդիմանել զկորնթացի Գրիստոնեայ քանի մը անհամեստ սովորութեան համար որ մուգ գտած էին անոնց մէջ, և զորս ունեին յառաջ քիրիստոնէութեան, ինչպէս ուրիշ արտաքինք, և կը պատուիրէ անհետ ընել այնպիսի սովորութիւններ իրենց մէջնեն. Պատասխան կու այ անոնց հարցանց ամուրութեան և ամուսնութեան, և կոսց զսէեալ կերակուրներ սւտելու վրայ. կը խօսի նաև այլեայլ մոլորութեանց և մեղաց դէմ, և յարաւոր իրատութեան կու այ եղարց մէջ ծագած վէճերու և աղօթքի ժաղաներու մէջ վայելուչ կերպով վարուելու վրայ. կը խօսի նաև Տէրուական ընթերաց, ծմարիս եզրայրսիրութեան և աղէկ գործածելու վրայ հոգեսր պարգեներ

որովք կը գերազանցէին կորնթաց Քրիստոնեայք, բայց ոչ առանց պարձեննկոտութեան և զեղման. կը սորվցնէ նաև Քրիստոնէական բարեգործութեան լաւագոյն եղանակը, և կը վերջացնէ սիրոյ ողջոններով.

Թուղթ Բ. Այս թուղթը զրելու ասիթ տուին տեղեկութիւնք զրու տուալ Տիտոս, երբ եկան Պօղոսի Փիլիպոսի. Տիտոս պատմեց Պօղոսի թէ յարւոր ընդունելութիւն գտած էր առաջին թուղթ նորա առ կորնթացիս և աղէկ ազգեցութիւն ըրած էր, բայց թէ կոյին տակաւին ոմանիք որ կը հակառակէին թղթոյն, բայրասերվ զառաքեալ իրեկ թեթևամիտ և յազդողդ, վասն զի շըրաւ պյցելութիւն բատ իրում խօսանան, կը պատասխանէին նաև անօր խօսութիւնը պյծագործ անձին դէմ, և կը պարաւուին զՊօղոս իրեկ ինքնակաջ և յանձնապաստան, վասն զի որդէս թէ կը պնդէր ունենալ իշխանութիւն մը որ ոչ անօր պաշտօնին և ոչ անձնական երեւութիւն կը վայլէր. Պօղոս իւր երկրորդ թուղթիւն մէջ կը պատասխանէ բոլոր այս ընդ դէմութեանց Լայնարակ կը խօսի նոր ու խուն առաւելութեան և անօր պաշտօնէկց և պարտու և փարձուց, նաև կորնթացի Գրիստոնէից պարտականութեան վրայ ողորմածութեան տուրը հաւաքելու, Ցետոյ կը պաշտպանէ իւր ընթացքը, իւր առաքելական պատիւն և իշխանութիւնն իւր հակառակորդ աց դէմ: և վախճանի կը յորդորէ զանոնք յապահուարութիւն, ի խափառութիւն և յեղապահական սէր: Այս երկրորդ թուղթը կը թուի գրեալ սակաւ ժամանակ յետոյ քան զառաջինն:

Կորնքաս, առաջ կը հսչուէր Եփիւրա, և էր մպյաքաղաք Աբոյեցւոց, ի վերայ պարանոցին որ կը բաժնէ Յոնիական ծովն յիշէակունէն, ուստի և կը կոչուէր երկիծով, բուն քաղաքն էր սակաւ ինչ ինքը ցամաք կոյս, բայց ունեն նաև հանգիստ կրկին, զի կրէսն յարեմբարից, և զիենքրաք յարեկելցից: Դիբէք քաղաքին կու տար նմա առետրական և զինուորական մեծ յարգ, քանզի Կորնթոս ոչ միայն դուռն էր



ԱՌԻ ԿՈՐՆԹՈՍ

արեկելից և արեմսից առեւտրոյն, ինչպէս է Տարբենի պարանոցն երկուց Ովկիանոսաց տուրեալին, պյլ և էր դուռն Պեղոպոնեսի, և անցք ի մէջ հրեսիսային և հարաւային Յունասաանի: Կորնթոսի ամրութիւնը էին ոչ միայն քաղաքին պարիսպներն, պյլ և կորնթոսի գղեակը որ էր ապառած լեռ 2,000 սահմաք ի վերոյ քան զծովն, գահաւանգիւք յամնայն կողմանց, և ունէր գագաթան վրոյ քաղաքի մը համար բաւական տեղ: Այսպէս կորնթոս եղաւ մ.ն ի քաղմամարդագոյն և յընեղագոյն քաղաքաց Յունաց: Բայց ընաւաէառն թիւնը ծնաւ ամրարտաւանութիւն, յահճապատառութիւն, մեղկութիւն և ամեն մոլութիւն որ կը ծնանի ի յզփութեն: Անառակ ցոփութիւնը մանաւանդ ոչ միայն ներեալ, պյլ նուիրական եղած էր հոն, ի պատճառս պաշտաման Աստղիան, և ոյն պաշտաման նուիրեալ քաղմանքեան անհամեստ կանանց: Կորնթոս աւերեցաւ Հռովմոյիցիներէն յամի Տն. 146: Յետոյ շինեցաւ միւսանգամ առ Յուլիոս կայսերաւ, որ հոն հասվեական գաղթականու-

թիւն մը տնկեց, բայց թէկ արագ ստացաւ կորնթոս իւր առ աջին պայծառութիւնը, սակայն ինկաւ նորէն շապյլութեան և շամբշութեան մէջ: Պօղոս եկաւ կորնթոս յամի Տն. 52, Գործ. Ժ. 1, և կը բնակէր հանդերձ Ակիւզասաւ և կանամբ նորա Պրիոկիզաւ, քանզի երկոյ ին, Պօղոս և Ակիւզա վրանակաց էին արուեստիւ: Պօղոս այս արուեստիւ հոգալով իւր պիտոյ քը, մաց ի կորնթոս տարի մի և վեց ամիս, քարոզելով աւետարակն նախ Հրէից և տպա, աւելի յաջողութեամբ, հեթանոսաց: Այս միջոցին գրեց առաքեալն առ Թեսազնիկեցիս թուղթերը: Յետոյ երկիցը ևս այցելութիւն ըրաւ կորնթացաց, Գործ. ի. 2. Ա կորնթ. ժ. Զ. Բ կորնթ. Ժ. 14. Ժ. 1. Երկրորդ այցելութիւնը կարի համառաօտ եղաւ, չոր, ինչպէս կը թուի, բրաւ կիեսոսէ Երրորդ այցելութեան ժամանակ գրեց թուղթեր առ Հռովմոյեցիս և առ պյլ եկեղեցիս: Ապողոս աշխատեցաւ ի կորնթոս յետ Պօղոսի, և Ակիւզա և Սոսթենէս էին նոյնապէս կորնթոսի առաջին հովիւներէն, Գործ. Ժ. 1. Ա կորնթ.

Ա. 1. Ժ. 49. Կորնթոսի տեղն
հիմա վատառողջ և գրեթե ամոյի
է, և անոր նախկին մեծութեան հա-
զիւ ազօտ նշմարտնքը կը տեսնուի:

Կուտարտոս, Գրիստոնեայ սմբ որ
կը բնակէր Կորնթոս, բայց ըստ ան-
ուանն, թուի լինել ազգաւ Հռով-
մայեցի. Պօղս Կուտարտոսի կողմէն
ողջացն կը գրէ եղբարց որ ի Հռովմ
էին, Հռովմ. Ժ. 23.

Կուտպր. Տես Ձիւր:



ՃՐԿԿՇՈՒՆԱԽ, ԿՈՒՈՐ ՀԱԴԿԱՑ

Կուտք, Կապալտուրիւն, Կուտք
բառը կը նշանակէ պատկեր կամ
նմանութիւն կռածոյ: Ի Սուրբ Գիրո
կը գործածուի միշտ նշանակելու որե-
կից դից, այսինքն չաստուծոյ մը պատ-
կեր: Աստուած կ'արգելու նաև որեկի-
ցէ արարածոյ մը պատկերը կամ նը-
մանութիւնը կռել և կանգնել պաշ-
տօն կամ երկրպագութիւն մատու-
ցանելու նպատակու, Ել. Ի. 3, 4.
1. Դ. 13. Բ. Օր. Դ. 16-19. Ե. 25,
26: Կ'արգելու նաև որեկից տեսա-
նելի բանի նմանցնել նոյն իսկ ճըշ-
մարիս Աստուած, Ել. Լ. Բ. 4, 5.
Բ. Օր. Դ. 15. Նէեմ. Թ. 18:

Ճեթանոս ամէն տեսակ կուտք
ունեին, նկարեալ, քանդակեալ;
գրոշեալ և ձուլածոյ, և ամէն տեսակ
նիւթէ, յուկւոյ, յարծամոյ, ի
պղնձէ, քորէ, փոյսէ և ի ինցւոյ,
պլովքն հանգերձ: Աստեղք, սգիք,
մարդիկ, անառունք, գետք, տունկք



ԹՈՒԼՎԻԱՄ, ԿՈՒՈՐ ՀԱԴԿԱՑ

և տարերը եին պաշտելի: Գրեթէ
չկար բնական զօրութիւն, կարօզու-
թիւն հոգւոյ, առաքինութիւն, մա-
լութիւն կամ վիճակ կւնաց, որ
շհամրուրէ արժանի պաշտաման:
Տես Առալ:

Անհնար է ստուգիւ բսել թէ երր
սկսաւ դիցապաշտութիւնը և երր
մուծան կուտք: Յառաջ քան զջը-
հեղեղն չկայ այսպիսի պաշտաման:
յիշտակութիւն, թէ պատես Սաւրը
Գրոց լուսթենէն չի հետեւիր թէ
կուպաշտութիւն չկար անատան:
Յովիսեպու և բազումք ի հարց եկե-
զեցւոյ կը կարծեն թէ հուզ ընդ
հուզ զինի ջրէնեղեղին տիրեց կա-
պաշտութիւնը. և արդարէ ուր որ
գարձունենք մեր աշուրներն յետ Ալ-
բրահամու, ոչ պլլ ինչ կը աեսները
թէ ոչ կուպաշտութիւն. թէ նոյն
իսկ Ալբրահամու նախնիք, և Ալբր-
ահամ գլխովին, շնացին տղատ կա-
պաշտութենէ: յայտնի է ի Յեսոսաց,
Ի. 2, 14:

Երբայեցիք չունեին ազգպյին կուտք
և պաշտօն կուց: Այ հետեւին ու-
րիշ ազգաց կուպաշտութեանը,
բայց չերևիր թէ հնարեցին իրենց
համար յատուկ պաշտօն հեթանոսա-
կան: Մինչ Եդիզաս էին, շատերը
պաշտեցին Եդիզասցաց աստուած-

Ները, Եղեկ. ի. 8. անապատին մէջ պաշտեցին Քանանացւոց, Եդիպատցւոց, Ամմնանացւոց և Մսվարացւոց. Հրեաստանի մէջ՝ Փիւնիկեցւոց, Ասորոց և ուրիշ գրացի պազար տառածանները, Թու. ի. Ե. Դատ. Ժ. 6. Ամփա. Ե. 25. Գործ. Ե. 12. Թերեւ Ռաբեկէլ կուռք կը պաշտէր իր հօրը Լարանայ տունը, քանզի դողցաւ հօրը թէրափները, Ծննդ. Լ. Ա. 30. Յակով, յետ գարձին իւրոյ ի Միջազնեաց, պահանջնեց յիւրայոց հանել օտար աստածնենին իրենց մէջն, նաև սնտպաշտական օդիրը կամ դիներն իրենց ականջներէն, և անոնք այնպէս ըրին ընդ կազմւովն մօս ի Աթւեքմ: Յակով պահէց իւր տունն ի պաշտամոն նշմարտին Աստուծոյ ցորչափ կենդանի էր:

Ընդ իշխանութեամբ Դատաւորաց “Խարայիլի սրդիրը Տէրոջ առջեր չարութիւն ըրին ու Բահաղիլը պաշտամբին. և Թողուցին իրենց հայրերուն Տէր Աստուծածը, ու օտար աստածներու ետեւ գացին, իրենց բալրտիք եղող պազար աստածներուն, ու անոնց երկրպագութիւն ըրին. ուստի Տէրը թողուցին և Բահաղը ու Աստորովթը պաշտեցին, „Դատ. Բ. 11, 12. Գեղէոն որ մասնաւոր օգնութեամբն Աստուծոյ աղաստած էր քանչեւեօք, շինեց եփուտ որ եղաւ գայթակիութիւն իսրայելի ի կուպաշտութիւն, Դատ. Բ. 27. Նշնպէս Միքայիլ թէրափը կուռք էր, և Թագ մինչեւ ի գերութիւնն իսրայելի ի Բարեկոն, Դատ. Ժ. 5. Ժ. 30, 31. Տես թերափիմ.

Ի ժամանակ Սամուելի, Սաւուդոյ և Դաւիթի, աստուծածպաշտութիւնը կը թուի մաքուր պահուած յիւրայիլ, Կալ Կար ապահանութիւն ի վարուց անկարպութիւն, բոյց կռապաշտութիւն ոչ կամ սակաւ: Սոզամնն առ ի հաճյանացյ ողլազդի կանանց իւրոց, կանչենց մեջնաներ ի պատի Աստարապայ աստուծոյն Փիւնիկեցւոց, Մողրգոյ աստուծոյն Ամմնանացւոց, և Պամվանյ աստուծոյն Մսվարացւոց: Յերորովամ որ յաջորդեց Սոզամնի կանգնեց սոկելն որթեր ի Դան և ի Բնթէլ, և մեջաց զիրպայէլ: Ժողո-

վուրդը համարձակութիւն առնելով թագաւորին ճոխութենէն, պաշտեց ոչ միայն այն սոկելն որթերը, այլև ուրիշ շատ կուռք, մասնաւոնք զիահաղ և զի Ալստարը: Առ Աքսայարաւ կռապաշտութիւնն հասաւ յիւր կատար: Ամրարիշան Յեղաբէլ խորհեցաւ ջնջէլ Ենչպայի պաշտօնը հալածելով զմարգարէս, (որ, իրրե թումբ կամ պատուար, ունէին ի ժողովրդենէն զմանն ի ճշմարիտ աստուածպաշտութեան,) մինչեւ բարկանալ Աստուծոյ և մատնել զիրպայէլ թագաւորաց Ասորեստանին և Արդդէացւոց: Յակովը գայուն կիալացւոցին զանոնիք անդր քան զիփրատ: Գրեթէ նոյնչափ պականեալ էր և Ցուգա: Մարգարէից բանք որ կը նկարագրին Յուդայի անկարգութիւնները և կռապաշտութիւնը, գարշութիւններն և պղծութիւնները բարձր տեղեր և կուոց նուիրեալ անտառներու մէջ, և մարգարզները զորս կը նկարագրին մարգարէք, կը սարսափեցնեն ընթերցողը, և յայտնի կը ցուցնեն մարգարյին սրտին ապականութիւնը: Տես Մազդը: Յետ գարձին ի Բարելոնէ, Հընայք այլ ևս չինկան ի կռապաշտութիւն: մեծ եւանդ ունէին աստուածպաշտաւթեան, և բաց ի յանցմանց ինչ առ Երևելեան Անտիգոս, Ա Մակար. Ա., Ժողովրդը իսրայեցաւ բոլրովին կը ապաշտութեան մեղքէն:

Որովհետեւ Մովիսական օրինաց գիխաւոր նպատակներէն մին էր ունել հաստատուն զպաշտօն ճշմարաին Աստուծոյ, և որովհետեւ Աստուծած կը համարուէր իրրե թագաւոր իսրայելան աղջին, պատաճառաւ կը եւնենիք որ կռապաշտութիւնն ոճիրներու ցանկին մէջ առաջին աեղին ունէր յօրէնան Մօվիսի: Արդարէ սճիր էր կռապաշտութիւնը ոչ միայն ընդդէմ Աստուծոյ, այլև ընդդէմ զիւեւոր օրինաց ակրութեան, ուստի և տեսակ մը քրէական յանցանք: Մի միայն կենդանին և ճշմարիտն Աստուծած էր նաև աշխարհային օրէնսդիր և իշխան իսրայելի, և իրր թագաւոր ճանչուած էր աղջին: և պա է պատճառ որ կռապաշտութիւնն էր նաև եղեռն,

այսինքն ծանր յանցունք, տերութեան դէմ, վասն որոյ յիրաւի և յարժանի կը պատժաւէր մահուամբ, որպէս են քրէական յանցանք կամ մատութիւն զարդիս : Ըստ հրեական օրինաց կռապաշտը քարկօծուելու էր ցմահ, և կռապաշտ քազաք մը քանդուելու էր ի պատա ամենայնիւ որ Էր ի նմա, Բ Օք . ԺԳ . 12-18. Ժ. 2, 5 :

Այսրդիս կռապաշտութիւնը կը տիրէ երկրիս մեծ մասին վրոյ, և կռապաշտից թիւնէ իրը 600,000,000. Դրեթէ բոլոր հեթանոս ազգեր, ինչպէս Զինացիք, Հնդիք, բնակիչք կղզեաց Հարաւային ովկիանոսի, այլքին հաներեր, ունին կռաք որոց պաշտօն և երկրպագութիւն կը մատուցանեն : Իսկ եթէ կռապաշտութիւնը բարոյապէս նկատենք, իրը ոչ միայն արտաքին պաշտօն ուռւտ աստուածոց, այլև իրը յանշափա սիրել և պաշտել որ ինչ չէ Աստուած, որչափ Քրիստոնեայք յիրաւի պետի մերժութիւն իրը այս ծանր մեղաց պատժապարա : Ով որ կը տիրէ զաշխարհ, և զիարդ և իցէ հետամնաւ է ընից, պատույ, փառաց, իշխանութեան և անձին սիրոյ, մինչև մասնալ կամ թողուլ զԱստուած և զՔրիստոս, այնպիսին այնպէս շարաշար իւսուուր է ինչպէս էին նախնի հիսոյցեացիք, և չիարէ յուսաւլ թէ պիտի պօթի յահեզ դաստանացն Աստուծոյ, Կող . Գ . 5 :

Կռաքութիւն : Այս ողբալի հրեանդութիւնն ընդհանուր է յԱրևելք : Այն երկիրներուն մէջ տեսութեան գործարանին վաստակար բնական շատ պատճառներ կան, ինչպէս արեգական սաստիկ տապը, և օգին մէջ լողացող մանրամազ փաշին որ կը մտնէ և կը մաշենէ աշքը : Գաղիս և Անգամից զօրը որ երկար ատեն մնացին Եգիպտոս գաղիկական պատրազին ատեն, սաստիկ կը տագնապէին աշոցաւէ : Ի քաղաքու Եգիպտոսի կռւրութիւնը մշտնենաւոր է իրը ասրափոխիկ ախտ բնակիւներուն աղուեղի սովորութեանց պատճառաւ : Կռւրութիւնը յաճախ է նույն Ասորուց երկրին ծովեղերը, չին ատենը ոովոր էին մարդիկ շատ

անգամ կռւրացինել այն անձինք զորս կ'ատէին, կամ յորոց երկիրակ ունեին, Դատ . ԺԶ . 21 . Ա Թագ . ԺԱ . 2 . Դ Թագ . ԻԵ . 7 : Կռւրութիւնը երրեմն պատուհաս էր Աստուածէ, Մննդ . ԺԹ . 11 . Գործ . ԺԳ . 6, և շատ անգամ կը ոպառնացուեր իրքեապաթէ, Բ Օք . ԻԵ . 28 : Պազիստական օրէնքը կը պատուիրէ Հրեկց մարդասիրութիւն ցուցնել և ինամ տանել կռւրոց, Ղետ . ԺԹ . 11 . Բ Օք . ԻԵ . 18 : Զոչացու մը չէր կրնար կռատարել քահանայական պաշտօն, Ղետ . ԻԱ . 18 :

Քրիստոս շատ անգամ պահեեաց բժշկեց թէ հրւանդութեան և թէ ի ծնէ կոյր անձինք : Ի ծնէ կոյր բժշկելը կրկին հրաշք էր, քանզի ոչ միայն տեսութեան զ գործարակ նորոգուելու էր, այլև արուելու էր աշքը գործածելու կարողութեան վարժութիւնը որ ընդհանրապէս երկար փորձի էր, կը ստացուի, Մարկ . Ը . 22-25 . Կուրին այսուներուն մերձենալ (զըդշիլ) և ծենիել կաւով, Մատթ . Թ . 29 . Սովէ . Ժ . 6, չի կրնար բժշկական կամ կամ ըուժի զըրովթիւն մը ունեցած ըլլալ :

"Կռւրութիւնը բառը կը գործածուի շատ անգամ փոխանակ տպիտութեան կամ մոլորութեան, մանաւանդ մեր մեղանշական ազիտութեան ի հոգեւոր, Մատթ . Ժ . 14 . Բ Կորինթ . Դ . 4 : Աստուծոյ շնորհը չարաշար գործածելը կը սաստիկան այս կուրութիւնը բացէ : Բայց . ԺԲ . 40 : Երանի աշաց որ կը սեեան իրենց հայեցուածն ի վեր քան զտմանցին իրենց Փրկին վրոյ :

Կրակ, ի Սուրբ Գիրո յաճախ կից է ընդ ներկայութեան Աստուծոյ, զըրօրինակ ի մորենին վառեալ և ի երկինն Անհա, Ել . Գ . 2 . ԺԹ . 18 . Ի ԺԲ . Սազմոսին և յերգոն Ամբաւումոյ : Երկրորդ գալոււան Քրիստոնի պիտի ըլլայ բորբոքած կրակով, Բ Թեռ . Ա . 8 : Ի Նոր կռաքանի կրակն օրինակ կը բերուի ցուցնելու Հոգեւոյն Արքու լուսաւորի ուրախարար և սրբարար զօրութիւնը, Մատթ . Գ . 11 . Գործ . Բ . 3 : Աբրեկով կրակ յերկնից ի ոպառել ըլլզոհս, Աստուած կը յաշտներ շատ

անգամ թէ հաճեալ էր ընդ ոյնս, ինչպէս ըրաւ Արելի, Մնադ. Դ. 4. Արքահամառ, Մնադ. Ժ. 17. Մանվէի, Դատ. Ժ. 20. Եղիսյի, Գ. Թագ. Ժ. 38. և ի նաւակատիս խորանին և տաճարին, Ղ. ետ. Թ. 24. Բ. Մնաց. Լ. 1: Այս նուիրական հուրը պահած էին քահանայք մեծ ինասմավ, Ես. Լ. 9: Հին կրօնից շատերուն մէջ կրտկը կը պաշտուէր, և զողայս կ'անցունէին ընդ հուր ի պատիւ Մողորդոյ, Գ. Թագ. Ժ. 17. Երեմ. Ե. 31. Եղիկ. Ժ. 21. Իդ. 37: Հրեայք, բաց յեփելոյ կերակուր, տարւցն մէկ փոքր մասին մէջ միայն պէտք ունեին կրտկի: Ոչ միայն վառաւաններ, թռնիր և չնոց, այլև իրենց սենեակները կը ջեռուցանէին՝ կրտկով՝ կրտկարաններու մէջ, Երեմ. Լ. 9. 22, 23. Ղ. ու կ. Ի. 56: Հրեկից արգելեալ էր շարաթ օրերը կրտկ վառել, Ել. 1. Ե. 3, արգելք թերեւ կերակուր նեփելու միայն այս օրը, բայց Հրեաներէն շատերը ցարդ բացարձակ կ'առնուն այս պատուէրը, և ոչ իսկ այլազգի սպասաւորաց կու տան կատարել այս գործը: Մովսէս այս պատուէրով՝ կ'ուզէր պահել ի հրգեհէ կալին ցորենը և ուրիշ բաններ ամառուան չոր եղանակին մէջ, Ել. Ի. 6: Երկիրս պիտի աւերի կրտկով, Բ. Պետ. Գ. 7, և իր ազգարարութիւն կրրնան համարուի պյս աւերման Սոգոմոյ Հրկիվալթիւնը, բորբդմունիք հրարուի լերանց և սասանութիւնը որ յաճախ պատահէրով կը ցուցնեն թէ երկրի կերգոսնը հանապազ ի բորբդման կայ:

Կրետէ, կղզին մեծ, զարդիո Գանատիս կուշեցեալ, Միջերկրական ծովուն մեծ, Բնակիչք նորու էին ի սկզբան, ինչպէս հաւանութեան է, ցեղ ինչ կափթորիմայ: Կրետէ հռաշեալ է ի Հոմերէ իրը հարիւրագաղքեան: Որովհեան կղզին պատեալ է ի ծովմէ, բնակիչքն էին հմուտ նաւավարը, և անոնց նաւերը կերթային ամէն ծովելքեայ երկիր: Էին նաև անուանի յաղենաւորութեան յորում կը կըրթուէրն ի մանկութենէ: Կրետացերէ էին մին և գրով սկսող երեք երկրներէն որ են կաղագովիքա, Ակիկիս

և կրետէ, և որոց իարդախութիւնն առակի եղած էր առ Ցղյսս: Ի հասարակութիւն ոսու՝ կրետանալ, բառը կը նշանակէր ստել: և այս կ արդարազնէ առաքելոյն մախող նկարագրին զկրետացուց թէ էին հանապազասուտք, չարամձիկ, գոտարկապորուք, ըստ վկոյսութեան Ցղյն բանաստեղծին Եպիմենիդայ, Տիտ. Ա. 12, 43: Կրետէ անուանի էր իրրեւ հոյրենիք Միջովայ օրէնոդրի, և Սուրբ Գրոց պատմութեան մէջ նշանաւոր է, վասն զի կը յիշուի ի ճանապարհորդութեան Պօղոսի ի Հռովմ, Գործ: Ի. 1: Պօղոսի նաևն հասաւ նախ Սադմանու որ էր արեկեան գլուխ կղզւոյն, ապաւինեցաւ գեղեցիկ նաւահանգիստը, Խորշ ինչ ի հարաւային կողման, յարեկելից Մագալա գլխոյն: Եւս սակաւ միոյ և հակառակ իրատան Պօղոսի, նաւը գնոց ի Փիւնիք որ որ ի նաւահանգիստ ապահովացն կրետէի արեկմտեան կողմը: Բայց հանդիպեցաւ սաստիկ հողմոյ որ կը փշէր յարեկելից արեկեան հիւթիոյ: Նաւառուիք ստիպուեցան տալ առագաստուներն հովին որ նետեց նաւը Մարդա: Կը կարծուի թէ Պօղոսյ յետոյ ևո եկաւ կրետէ, ի նաւարկելի ի Փիւրն Աստի, Ա. Տիմ. Ա. 3. Փիւրն. 22: Հնա հաստատեց եկեղեցիներ բառ կարգաց Աւետարանին, և Թողուց զԾիմոս հովուի պաշտօնով, Տիտ. Ա. 5:

Կրեսկիս, մեջետւ, օգնական Պօղոսի առաքելոյն, և հաւահականապէս մին յեօթանառուն աշակերտաց: Կը կարծուի թէ իւր պաշտօնը վարեց ի Գաղատիս, Բ. Տիմ. Դ. 10:

Կրիսպոս, էուկահերէ, նախագահ էր ժողովրդանոցին որ ի կորնթոս, և գարձաւ քարոզութեամբ Պօղոսի, Գործ: Ժ. 8, և մկրտեցաւ ի նմանէ, Ա. Կորնթ. Ա. 14:

Կրնատաւրիւն, հորուռ, բայ յանդիմանական, արօւած է հրեամիտ վարդապետաց ոմանց ի Փիւթպէտ, իրը լոկ մարմինը յապաւողք, հակառակ ծշմարիտ թլիստաւթեան որ կ'ընէ նոր սուեզեւած ի Քրիստոս Յիսուս յարդարութիւն և ի սրբութիւն, Փիւր. 2:

Կօլիկ: Տես Հոդարափ:

Հ

Հարել, ունցաւիւն, երկրորդ որդի Ադամայ և Եւայի, Եղաւ հազիւ և մատոյց Աստուծոյ պատարագ իւր հօտերէն, մինչ եղրայր նորա կայէն կը մատուցանէր ի պողզ երկրին: Աստուծոն նայեցաւ ի պատառքան Հարելի, և ոչ ի կայէնին. ուստի կայէն սպաննեց զՀարել առ նախանձուն, Ծննդ. Դ: “Հաւատով մատոյց Հարել լաւագոյն պատարագ քան զկոյշէն, ո այսինքն, սիրո նորա էր ուղիղ առաջի Աստուծոյ, և պաշտեց զԱստուծոն միամիտ հնագանդութեամբ հրամանացն Աստուծոյ: Անոր զոհը որ եղաւ հեղմամբ արեան էր զոհ մեղատորի պատշխարելոց որ ապամունեալ էր ի քառութիւնն առհամեալ յԱստուծոյ: Ծնդունելի եղաւ անոր զոհը, և Աստուծով կայսեց հաւանականապէս, կրակով յերկնից: Այսպէս առաւ Հարել վկայութիւն թէ “արդար, էր, այն է արդարացեալ, Երբ. ԺԱ. 4: “Արելլ արիւնը” կը բողքէր գրէժինդրութիւն, Ծննդ. Դ: 10, բայց Քրիստոսի արիւնը կ'աղաղակէ թողութիւն և գրիսթիւն իւր ժողովրեան համար, Երբ. ԺԲ. 24: Ա. Յակ. Ա. 7:

Հարել կամ Արել է նաև յաւելուած ոյլեայլ քաղաքաց անուններուն սկիզբը, և անատեն կը նշանակէ խոսաւէտ, ճարակաշատ:

Հագար, Պահունիւր, ազատին Եփիպացի ի ատան Սարսայի, Ծննդ. ԺԶ. 1, որ վասն զի ամուն էր, առուած զՀագար Հարել Արբահամն, որպէս զի անոր միջցաւ ունենար որդիս, բայ ոսկորութեան Արելլ եաց այնք ժամանակի: Հագարոյ պատմութիւնը կայ Ծննդոց ԺԶ. Ժէ. ԽԱ. Գլիոց մէջ: Պօղոս առաքեալ ոյլարանութեամբ զՀագար կը համարի առակ օրինակն Հրէից եկեղեցւոյն որ էր յաղաթարթեան ծիռական օրինաց, ինցիսոր զԱստրա կ'առակէ ի ճշմարիս եկեղեցին Քրիստոսի, յաղատն աղաֆնութենէ, Գաղ. Դ: 24: Հագարոյ անունն ի մեծ

պատուի է առ Արարացիս որ կը համարին թէ եւ սերունդք Հագարոյ:

Հագարացիք, Ա. Մահաց. Ե. 10, 20, սերունդք Հագարոյ կ'առաջեւլ: Ի Ասդմունին ԶԳ. 6, պատմանանը արուած կ'երեկ իսմայլեացւոց մէկ մասին:

Հալւեկ, ծառ արեկելան Հնդկաստանի, լինի բարձր իրը ութ կամ տասն ոսք, և կու տայ հոտ տնչշշ, Ասդմ. ԽԵ. 8. Առակ. Է. 17. Երդ. Դ. Է: Ցոյք Ագազովն կ'անուննէն ին ոյս ծառը կամ փայտը, որ յարգեաց կոյունցաւ հալուէի փայտ, դրախտի փայտ, արծուոյ փայտ, այլովքն հանդերձ: Ըստ արդի բաւարանից հալուէն երկու տեսակ է: մն կը բուսնի Գոշին Զինա, Ախամ և ի Զին, և գուրչին հանուիր: Մարգ կը պատմուի թէ է մեծ, ուղղորդ բաւուվ և բարձր սոտերով: Միւս տեսակը որ աւելի հասարակ է: կը կոյուի խորյ, ի Հնդկաց: ծառը կը բուսնի Մոյուքեան կղզիները: Տերեները նման են տանձենւոյ աերեներուն: Ունի կաթնային հիւթ որ, երբ ծառը կը մեծնայ, կարծրանալով ինինի իւէժ աեսուշահոս: Մարին բուսն է սոտեղ կամ հանգոյց հանգաց, ծամածուռ և բնդ հանդապէս ոնքամ: Ըստ Հոմերի Եգիպտացիք կը գրիծածէին զհալու էն ի դիապատութեան, և նկողութեան բերաւ հալու իսպան կամ հանդապէս անուն էն ի պատել զմարմին Տեառն մերոյ, Ցոհ. 39: Այս անուշահոս նիւթն, ինչպէս կը աեսուի, քիչ մը արրեր է գեղագործաց հալուէն, որ է իւէժ գատանամ, և կը հանուի սոտըին խօսէ մը:

Համան, Խոսիւ, մին յաւագաց Պարսից Թագաւորին Ասուերոսի: Մուրիթք անուն Հրէէն վրէժ ինդրելու համար նիւթեց բրուր Հրէէց ջնջումը Պարսից տէրութեան մէջ, բայց նախանամութեամբն Աստուծոյ Եսթերոյ միջամտութեամբ կորոյդ Թագաւորին շորհքը, պատճառ եղաւ իր կործանմանը, և Հրէայր ազատեցաւ զանգէն: Համան կը կոյուի Ագարացի, և որպէսնաւ Ագար ընդհանուր անուն էր Ամազե-

կացի թագաւորաց, Հրեայք կը կարծեն թէ Համտն անոնց ցեղէն էր, թերեւ այս էր պատճառ անոր ատելութեանն Հրեից դէմ: Տես Ամազենացիք, Ամրոջ ցեղեր կոտորեւ առ վրէժինդրութեան սպարութիւն է ցարդ յԱսիս, և արեկելեան երկրներուն այցելութիւն ընող արդի ճահապարհորդաց վկայութիւնները կը հաստատեն և կը լուսաւարեն Համանայ սիսակալութեան պատմութիւնը: Համանայ մահը եղաւ 485 ին նախ քան զի՞ր: Անոր պատահարը կը ցացինէ թէ ամբարտաւանութեան կը հետեւի կորուստ, թէ Աստուծոյ նախախնամութիւնը կ'ուզզէ ամէն րան, և թէ պէտք է որ կորուսի Աստուծոյ թշնամին:

Համբարձումնէ, Գրիստոսի երկինք ելիկը տեսանելի կերպով: Գրիստոս յետ յարութեան իւրայ քառասուն օր ստէղ երենալով իւր աշակերտաներուն, ցուցուց անոնց յոյանապէտ թէ արդարեկ կենդանի էր, և ապա Զիթենեաց լեռը տանելով զանոնք, անոնց առջին համբարձան երկինք, ուր պիտի մեայ մինչեւ գայ միւսանդամ վերջին օրը դատել զիենդանիս և զմեռեալու, Գործ. Ա. 9, 11: Գրիստոսի համբարձման ապացոյց է Հոգացին Արքայ գալսւուը, Յովհ. Ժ. 2. 7-14. Գործ. Բ. Գրիստոս բաւն մարդկային բնութեամբ համբառնալով երկինք, յաղթեց փառօք մահուան և գնախոս, իրբու կլոււի իւր մարմանը սր է եկեղեցին: Մեկնեցան իւր աշակերտաներէն օրհնելով զանոնք, և բազմութիւնք երկինային զօրաց գացին ի միասին և ողջունեցին զնա, Սաղմ. Խ. 9. Կ. 17: Գրիստոսի համբարձմանէն յառաջ եկող արդիւնք են. Համբարձման վրայ օրինակաց և մարդարէութեանց կատարումը, Գրիստոսի ելանելն առաջի Աստուծոյ վասն մեր իրբեւ քահանայ, աւելի յայտնի և կատարեալ կիրապով առնուլն իւր բարձր պաշտօն, մարգոց համար պարգեներ ընդունելը, իւր ժողովրդ եան համար յանալն յերկինն, Երր. Ժ. 19, 20, և հաստատելն իւր սուրբերուն յդոր թէ յետ յարութեան մեռելոց պիտի համբառնան երկինք, Յովհ. Ժ. Դ. 1, 2:



Հայելի, ի սկզբան կը շինուէր մետաղէ, մանաւանդ պղնձէ, Խլ. Լ. Բ. 8. Ցոր. Լ. Ե. 18, զըր հալեցնելով կը ծուլէին բորբաձեւ, և յետ յցկէլց և փայլեցնելոյ, կը կցէին ի նա զարդարուն մեղեի (կոթ) մը: Այսպիսի հոյելիք գտնուած են ի հին աւերակս և զիպտոսի:

Հայել, Ցոր. Թ. 9, Հայերէն թարգմանութեան մէջ գործառուած է փոխանտէ միրյ ի պայծառապոյն համաստղութեանց հարաւային կիսագնաոյ երկնից: Երրայեցերէն բառը որ է տուէ, ըստ հմուտ մեկնաց և ըստ հին թարգմանութեանց, կը նշանակէ Օրին կոչուած համաստղութիւնը, որ կը կարծուէր ժամանակաւ պատճառ հոզմոց և մրրկաց, ուստի և Վիրզիկոս կը կոյէ ամողրոպային Օրինու: Ցորայ Լ. գլուխն 31 համարը կապանք կ'ընծայէ պահ համաստղութեան, և այս յարմար կու գայ յսւնական առասպեկին զօրինն հսկայէ, որ կ'ըսուի կապեալ յերկինս անմիտ կուսւին համար ասոււածոց դէմ:

Հայնայուրիւն: Հայհոյիչ է ոյն մարդը որ նախատինք կ'արձակէ Աստուծոյ և անոր ստորգեւաց զէմ, այսինքն այնպիսի, յատկութիւններ կ'ընծայէ Աստուծոյ որ անարժան են աստուծութեան, և կամ կ'ուրանայ այն յատկութիւնները զօրս ունի Աստուծո: Առփսիսական օրէնքը մահ կը սահմանէ հոյհոյաց, Ղետ. Խ. 12-16. Հաստարակ նշանակութեամբ հոյհոյիչ կը կոչուին պահպիսի մար-

Դեկ որ յիշոց, այսինքն պիղծ և ա-
նարգտական տիտղոսներ կու տան այ-
լաց, Գ Թագ. ԻԱ. 10. Գործ. Զ. 11. Հոգուցն Արբոյ գէմ հայհոյութիւն,
Մատթ. ԺԲ. 31, 32. Մարկ. Գ.

28. Ղուկ. ԺԲ. 10. Ալյու մեղքը կը
գործէին Փարիսեցիք, որ իրենց հա-
մազման հակառակ, չարութեամբ և
յամառութեամբ Քրիստոսի հրաշ-
ները և Հոգուցն Արբոյ գործը կ'ընծա-
յէին դիւնց: Հասա անգամ կը հար-
ցուի թէ միթէ այս էր Ա Յօվհ. Ե.
16 “մահացու”, կոչուած մեղքը, և
միթէ մեր օրենք այ կը գործուի: սա
սույց է թէ ու որ կը ծաղրէ
օրէնքը և կրօնական պատուէրներ,
կ'արհամարչէ Հոգուցն Արբոյ գործն
և սիրտու մարդկան, յամառութեամբ
կ'անսառուէ Աւետարանին, կը նախա-
տէ Քրիստոնէութիւնը և “Հոգուցն
պաշտօնը, այնպիսին սոսկալի մեղքց
պարտական է, արժանի է խսպա-
զրկուելու Ասուու ծայ շնորհէն: Մինչ
ընդ հակառակն, մեծադյոյն հայհո-
յիշ մը որ կը զգայ զեղջ և ապաշաւ-
իւր մեղաց համար, և կ'ուղէ խոս-
ապանիլ զանոնք յառա Քրիշէն, թող
չտարտկուսի թէ պիտի կատարուի
Քրիստոսի սա խօղը թէ, “Ան որ
ինձիք կու գայ՝ բնաւ դուրս պիտի
շհանիմ:

Հայր, շատ անգամ կը նշանակէ
նախնի, հիմնածիր կամ գասկ, ինչ-
պէս ծննդ. Գ. 20, 21. Յօվհ. Բ.
56. Հռովմ. Գ. 16. Յովէփ եղամ
Հոյր Փարաւոնի, ծննդ. ԽԵ. 8,
իրք անոր խորհրդականը և խնամա-
ծուն: Ասուուած է Հայր մարդկան,
իրք Արարիչ նոցա, Բ Օր. ԼԲ. 6.
Ես. ԿՊ. 16. Լի. 8. Ղուկ. Գ. 38:
Բայց որդիչեան մեղք կորուսինք որ-
դիսութեան իրաւունքը, Քրիստոնէն
միայն կրնանք կոչել զԱսուուած այն
ինանդաղաստական անուամբ, “Հոյր
մեր, Յօվհ. Ի. 17. Հռովմ. Բ. 15-17.
Առ նահասպետք, հայրն էր տէր
և գատաւոր իւր գերգաստանին, և
ունէր գրեթէ բացարձակ իշխանու-
թիւն իւր ընտանեաց վրայ: Որդւց
մը անհանգանդութիւնը կամ անար-
դանքը ծանր յանցանք էր: Ընդ օ-
րինօք, որդւց յանցանց սմանք
էին ոճիք, Ել. ԻԱ. 15, 17. Ղետ.

Ի. 9, և հոյրը պարտական էր ոյն-
պիսի որդին մատնել հասարակոց
ասենի, Բ Օր. ԻԱ. 13-21. Տես և
Մայր:



Հանդերձ: Գլխաւոր հանդերձք
Երրայիցւոց էին շաղիկ և վերարկու: Նկրէնի թէ ասանցմէ կը բաղկանար
ձեռք մը “փոփելու հանդերձք”:
Դատ. ԺԲ. 13, 19. Գործ. Թ. 39:
Հապիկը կառւէ էր և կը հագնուեր
մարթին վրայ, էր մարմնոյն ձերն
յարմար, և ունէր բազուկներ ան-
ցունելու տեղեր, երբեմն նաև լոյն
և բաց թեղանիք, և կը հանդը մին-
չե ծնկուները, իսկ կանաց շա-
ղիկը կը հանդը մինչե ի պնդուն: Հապիկն էր երբեմն առանց կարտնի
փոր անկեալ, ինչպէս էր Յիոնութիւն,
Յօվհ. ԺԲ. 23: Խոկ վերարկուն էր
կառ ասուց իրը քառակուսի, երեք
կամ շրո կանգուն երկայն և նզն-
շափ լոյն, որ մարմնոյն վրայ կ'առ-
նուեր, և կը կապուեր կամ կը կոճ-
կուէր ուռեւն: Ով որ շապիկը մի-
պայն էր առանց վերարկուի, երբեմն
միրկ, կը կոչուէր, Ես. Ի. 2-4.
Յօվհ. ԻԱ. 7: Վերարկուն կը ծա-
ռայէր երբեմն իրք գոդ բան կրելու,
իսկ աղքատաց համար անկողին էր
գիշերը, Ել. ԻԲ. 26, 27. Յօվհ. ԻԲ. 6:
Ալյու երկու հանդերձից մէջնեղ
Հրեայք կը հազնէին երրարդ մը, որ
էր հանդերձ երկայն և լոյն, այն է
պատմութանը կամ պարեգուած ի
կտաւէ կամ յառուէ առանց թե-
զանեաց:



Գլուխիք կը ծածկուէր ընդհանրապէս մերարկուին մէկ մասովը, արեւին սաստկութենէն և անձրւէ պաշտպանուելու համար, Բ. Թագ. Ժ. 30. Գ. Թագ. Ժ. 13. Եսթ. Զ. 42. Բայց քահանայք կը դնէին տեսակ մը Խոյր, զլիանոց կամ ապարօնուիրական Զինի գերութեան Հրբեայք, գէթ բազումք ի նոցանէ, սկսան կը լեւ ապարօն կամ փաթթուց որ ցարդ կը գործածուի յարեկես կանայք կը կը ին այլեայլ պարզ և զարդարեալ ծածկոց զլխոյ: Կանք բազ մասն էր կանացի ապանելեաց կամ զարդուց, Ես. Գ. 19: Քողը պէսպէս էին, և քող կը կը ին ոչ միայն ամսանացեալ կանայք, ոյլեամնուրիք. Քողն էր ընդհանրապէս նշան պարկելսութեան, կամ հպատակութեան իշխանութեան սրբոնց, Ծննդ. ԻՊ. 65. Ա. Կորնթ. Ժ. Ա. 3-40. Բայց երեմն ծածկուելու համար, Ծննդ. Լ. Բ. 44:

Որովհեան Հրեայք չեն փոխեր իրենց զգեստուց ձեն, հակառակ արդի նորաձեռնութեան, սովոր էին, ըստ չափոյ հարստութեան իւրեանց, շատ զգեստներ ունենալ ի պահստիք, Ես. Գ. 6: Զայս կ'ակնարիէ Քրիստոս, երբ կը խօսի զգանձուց զորս կ'ուտեն ցեցք, Մատթ. Զ. 49. Յակ. Ե. 4: Թէպէս զգեստուց միջրինակ ձեւ կը տեէր գարեք, Երբայցեւոց պատմութեան պյու բազմադարեան ժամանակին մէջ հարկաւ եղած է զգեստուց ձեւ փո-

փոխութիւն, և միշտ գէսպիսութիւն և առըբերութիւն եղած է հանդերցից ի մէջ այլեւոյլ աստիճանի մարդկան, մանաւանդ ագանելեաց նիւթիյն, հանդերձանաց և զարդուց կողմանէ: Հին գարերուն մէջ, մինչդեռ ընկերութիւնը վայրենի ի բիրտեր, անասանց մորթերէն կը շնուռէին հանդերձ, Մանդ. Գ. 21. Երբ. Ժ. Ա. 37: Մանել, անկանել և ասեղնադրութիւն շուտով սկսան ծաղկիլ, Ել. Լ. Ե. 23. Դատ. Ե. 30: Գուրձ կամ խարազն կը գործուէր այծի մազէ կամ ոսեւէ, ազնուագյուն հանդերձ էին առուէ, կաւէ, և թերեւ նաև բամբակէ: Այս նիւթոց արագագործութիւնն ընասնեաց մէջ և կանանց գործ էր, Առակ. Լ. Ա. 13-24:

Մեծամեծ և հարսւապք կը սիրէին սպիտակ հանդերձ, ուստի և սպիտակ հագնել նշան էր ընկեղութեան, Ժարեկնաց համար կ'ըսուի թէ հագած են համակ սպիտակ. այսպէս սպիտակ փայլուն հանդերձիւք երկնաւ նաև Տէրն մեր յօյլակերպութեան, Մատթ. Ժ. 2: Ամանապէս կը նկարագրուին սպիտակահանդերձ, Յայտ. Ե. 9, 43, 14: Քրիստոնի արդարութիւնը զոր հագած են՝ պայծառագյուն է քան հրեշտակացը:

Սկզ հանդերձ առ Երբայցին էին քուրձ և խարազն, և գյոյն էր թուր կամ սեւ, Ես. Ե. 3. Յայտ. Զ. 12: Որովհեան մարգարեր ապաշխարողք էին պաշտօնին, անոնց հանդերձ միշտ պատուորի հանդերձ էր: Այլիք ևս էին գրեթէ միշտ թիւագետուս: Երրոյնեցիք, ուրիշ գրացի ժողովրդոց պէս, կը հագնէին երրենն նկարակերա հանդերձ մեծագին պէսպէս գյոյներով, Դատ. Ե. 30: Տես նաև Ծննդ. Լ. Ե. 3, 23. Բ. Թագ. Ժ. 18, թէպէտ այս համարներուն մէջ յիշուածն, բառ սմանց, էր պարեցու երկայն թեզանեցը: Լապուտակ, կարմիր և ծիրանի յամանի կը յիշուին. կապուտակը նուիրական գյոն էր: Նկարակերտ, ասզնեգործ յօրինուած հանդերձ շատ յարգի էին առ Հրեայս, Դատ. Ե. 30. Սազմ. Լ. Ե. 14:

հանանց հանդերձն այնտեղ տարբեր չեր չեր արանց հանդերձն որշափի է առ մեզ. բայց և այնպէս կար տարբերութիւն, և լովուս կ'արգելէ երկու սեպակի փոխել իրենց հանդերձներն ի ձեւ կանացի կամ առնացի, Բ Օր. Իթ. 5. քանի հանդերձի այս փոփոխման հետ ընդհանրապէս կից էր անհամեսութիւն և քանի մը կուոց պաշտօն։ Յայտնի չէ թէ ինչ մոտք կ'արգելու Մովսէս պյառվախառն զգենուլ, այսինքն կտաւ և տոր ի միտոքին անկոււած, Բ Օր. Իթ. 11. հաւանականապէս վասն զի սնապաշտ ազգաց չեթանօսական սօվորութիւն էր այս։ Ես. Գ. 16-23 համարներուն մէջ կը յիշուին յայնիւ մու չըրէց կանանց զարգերը։ Այս զարգերն էին պատմուան, ոսկեհուսու բանեան, լոգիկ լոյն փողփողեալ, գօսի, բոզ, ծամակալ հիւոկէն, գինդ և օդ, մանեսկ, ապարան՝ ան, մատանի և մէհեանգ, նաև շառաչող կօշիկներ և հայելի մետաղեայ։ Գործ. Ժթ. 12 համարին մէջ կը յիշուի նաև թաշկինակ և վարշամակ։ Անդրագարտիք ևս կը գործածուէն, Ել. Իթ. 12. բայց թերեւ ոչ ընդհանուր։ Տես Գօսի, Մատանի և Հոգարտիք։

Առուածաշունչն պատմական գիրքերուն մէջ կը տեսնուի նաև թէ շատ հին ժամանակներ անդամ հանդերձ ընծայ ընել սովորութիւն էր. Յովուշէ իւր նեղայաներէն իւրաքանչիւրին տուաւ մէն մի ձեւք հանդերձ, և թնձիամինին ժինդ, Մննդ. ԽԵ. 22. Նէման տուաւ գէեղիկի երկու ձեւք հանդերձ, Ասզմոնն անդամ կ'ընդունէր հանդերձներ իրեն ընծայ, Բ Մննաց. Թ. 24. Այս սովորութիւնը գեռ կոյ, յարեւես, ինչպէս կը վկայեն ճանապարհորդ։ Հարսանեաց հանդերձի առակին մէջ թագաւորը կը սոսակը բոլոր հրաւելիները հարսանեաց ուրախութեան վայելուչ հանդերձիք զարդարեալ աեսնել, Մատան. Իթ. 11.

Համես, բազմոք եղիստոսի, Ես. Լ. 4, որ կը կարծուի լինել այժմուն իշնէս, ի միջին եղիստոս առ Կեզոր։

Հաղոտորիւն, ի Սուրբ Գիրո կը

նշանակէ գժառութեան պատճառները բառնալով միւսանգամ։ Հասոաւտել բարեկամութիւնը կամ համաձայնութիւնն ի մէջ երկուց անձանց, Ա. Թագ. Իթ. 4 : Գրիստոս իր եղբօրը հետ գժառուալ անձին կը պատասխրէ թթալ հայուսիլ անոր հետ, և խօստավանութեամբ և հատուցմամբ հանցնել զնտ յառաջ քան զմատուցանելն իւր ընծայ կամ պատարագը, այսինքն զահն առաջի սեղանոյն Աստուծոյ, Մատան. Ե. 23, 24 : Աստուծոյ հետ խաղաղութիւն ունենալու ևս աւելի կարեւոր գործին մէջ մեղաւոր մարդն իւր քրիստուն ապահովելու համար պարափակութիւնը ընդ արդար Աստուծոյ։ Այս հաշուսութիւնը չէ կրնար կտարարութիւնը բայց եթէ արեամբ Գայաբնն Աստուծոյ գորութեամբ Հոգւշն Արքայ, Հոսպմ. Ե. 10. Բ Կորնթ. Ե. 19. Եփս. Բ. 16 :

Հաստատորիւն, Մննդ. Ա. 17, երկնից միջոցը որ անմիջապէս կը պատէ երկիրու։ Հըեայք կը թուրիթէ կը կարծէին հաստատութիւնն իրը անշուն բիւրեղեայ կամար առակզարդդ, որ կը կենայ երկիրի հետաւոր սորտին կամ հորիզոնին վրայ շուրջանակի, իրեւ անջրպես ի մէջ վերին և ստորին ջաւրց, և թէ անձեւը կ'իրնէ անոր պատուհաններէն կամ առհանգներէն, և հարկաւ պինդ և հոծ կը կարծէին հաստատութիւնը, Ազգմ. Ժթ. 1. Ես. Խ. 22. Սուրբ Գրոց հպատակը գիանարար մէկնել է թնձական երկայինները։ Որովհեան Սուրբ Գիրք կրօնք կը սորվենէ, ոչ թէ աստեղազիտութիւն կամ ընտարտութիւն, պարտական չէր կամիկնով յայսնել արդի գիանաց ճըշդագոյն գիւտերը։ ուստի Սուրբ Գիրք բնական իրաց և երկութիւց վրայ կը խօսի մորդոց սովորական և զուտաւ։ Այս է մին ի պատճառաց յարց աղաքն Սուրբ Գիրք ամէն դարու մէջ իմանալիք եղած է ժողովրդեան։

Հասոր, 1. Գլխաւոր քաղաք ի հիւսիսային քանան, որոյ թագաւորն Յարէին, գաշնակից գորգ յաղթուեցաւ ի Յետուայ, Ցես. ԺԱ. 4-13. Բայց Հասոր նորէն զօրոցաւ և

ժամանակ մը նեղեց զիսրայելացիս ; բայց նուռանցաւ ի նարակայ . Սոդուն ամրացուց այս քաղաքը որ մեաց իսրայելի ձեռքը մինչև յարշտաւան թագղաթփաղասարայ , Յես . Ժթ . 36 . Դատ . Դ . 2 . Գ Թագ . Ժ . 45 . Դ Թագ . Ժ . 29 . Շատ հեռի չեր ի ԾԷՆ Մառօնի :

2. Գաւառա ԱԱՐԱՐԻՒ , զոր յաւեր գարձուց նարուգոդոնսոր , Երեմ . Խթ . 28-33 : Տեղն անծանօթ է :

3. Քաղաքք յերկրին Յուգոյ և Բնիսիմինի , Յես . Ժե . 23 . Նէեմ . ԺԱ . 33 :

Հարա , Ա ՄԻԱՑ . Ե . 26 , հաւանականապէս երկիր լեռնային ի հիւսիսային մասոն Մարաց :

Հարիւրապետ , Հոսվմայեցի սպայ , Հրամանասար հարիւր զինուորաց : Շատ հարիւրապետներ պատուով կը յիշուին Նոր կտակարանին մէջ , Մարկ . ԺԵ . 39 . Պուկ . Ե . 1-10 , մանաւանդ կտունելիս աղնուականն և բարեպաշտոն , առաջին պտուղ ի հեթանոսաց առ Քրիստոս , Գործ . Ժ :

Հարկ : Ամէն Հրեայ աշխարհին որ և իցէ կողմէն պարապական էր հատուցանել տարեկան հարկ կամ տուրք կէս սիկդ , սյսմինքն իրը հինգ կամ վեց գահէնեկան , ի նշան գաւանելց զԱսուած թագաւոր , և ի ծափու պատուց տաճարին , Ել . Լ . 12-15 : Զայս ակնինելով բաժ է Քրիստոս , Մատթ . ԺԵ . 25 , 26 համարներւն խօսքը որոյ իմաստն այսէ .

“Եթէ այս առուրքը կ'առնուի յանուն Հօր , ես որ Որդին եմ , ազգան եմ անկէ .” Նոր կտակարանին մէջ ուրիշ աեղ մը հարկ կը նշանակէ այն տուրքը զըր Հոսվմայեցիք կ'առնուին . Օտարաց և կռապաշտից հարկ տուլւ հարցման , Մատթ . Խթ . 16-22 , Քրիստոս պյառփիսի պատասխան մը տոււաւ , որ ոչ ոք կինար ոչ իրը պապատաճական և ոչ իրը հակառակ հայրենատիրութեան և աստուածագուշութեան բամբառուել : Հրեայք կայսեր պատակը բարձմելով գրամաց մրայ , արգեամբ կը նանշային անոր իշխանութիւնը : Քրիստոս կը իրաւէ ամէն մարդու տալ իւրը , և ի վեց քան զամենայն Աստուծոյ որոյ

գերագոյն իշխանութիւնն ամէն բանի փրայ յայսոնի է , Ա Կորնթ . Ժ . 31 . Ա Գեար . Բ . 9 , 13 :

Հարն , բառ որ , յարդի մատենագիրս , կը նշանակէ ընդհանրապէս կին մարդ , որ առաջ ամսւանութեան կ'ապրի ընդ առն իրեւ կին նորա . բայց ի Սուրբ Գիրո հորէ բառը կ'առնուի ուրիշ մազք , այսինքն կը նշանակէ օրինաւոր կին , բայց երկրորդ կարգի : Հարձը տարրեր էր ի բուն կողէ այնու զի չեր հրապարակաւամուսնացեալ , այլ լոկ խօսեալ էր . չեր բերեր պաշտամական կամ օժիտ , և շնչնէր մասն ի տնեանութեան գերգառատանին : Հարճը կրնար արձակուիլ , կամ ընծայիւք ես զըրկուիլ , Մննդ . ԽԱ . 44 : Հզյր մը կրնար արտաքսել նաև հարձէ մը ծնած ազայք , և շտալ նոցա մասն ի ժառանգութենէ , Մննդ . ԽԵ . 6 : Հարճ ունենալու մէկ պատճառը ցուցուած է ի պատմութեան Արբահամն և Յակոբոյ , Մննդ . ԺԶ . Լ : Բայց հարճ ունենալ եղաւ ընդհանուր սովորութիւն , և Մովկանական օբէնքը շափ գրաւ այս սովորութեան , Ել . ԽԱ . 7-9 . Բ Օք . ԽԱ . 10-14 : Բայց Երբէք զվաւերացուց զընն : Աւեսարանը միւսանդամ հատապտեց ամսւանութեան նախկին օբէնքը , Մննդ . Բ . 24 . Մատթ . Ժթ . 5 . Ա Կորնթ . Ե . 2 , և հարճ ունենալը եղաւ իրեւ պառնկութիւն և շնութիւն :

Հարս : Տես Ամուսնութիւն . Հարսանիք : Տես Ամուսնութիւն . Հարսնիքին նամդերէ : Տես Հանգերձ :

Հարօդ , աղրիւր մօտ յիշրոյէլ և ի լւառն Գեղրուայ , Դատ . Ե . 4 : Բ Թագ . ԽԳ . 25 :

Հաց , բառ որ ի Սուրբ Գիրո կ'առնուի յաճախ փոխանակ ներւոյ առ համարակ , Մննդ . Գ . 19 . Ժթ . 5 . Խթ . 20 . Ել . Բ . 20 : Մանանայն կոչուած է հոյ յերկինից , Ել . ԺԶ . 4 : Հայ բուն և նախենական մոտք կը ցուցնէ ընդհանրապէս պան ցորենի ալիւրէ . գարեհացն ընդհանրապէս աղքատաց համար էր , երբեմն նաև կեր ձիոց : Յորենը կ'առաջուէր օր ըստ օրէ փոքր քարեղէն երկաներով ,


ալիւրը կը թրուեր փայտեղէն տաշտի
մէջ, և կը թողուեր խմորիլ, Ել. ԺԲ.
34. Ով. 4: Յեայ կը շինէին
նկան և կ'եփէին:

Նախին Հրեայք հաց եփելու պէս-
պէս եղանակներ ունէին. շատ ան-
գամ կ'եփէին յանթեղի, գետնի վրայ.
Ի վերայ ըղործակ պղնձի կամ երկա-
թի առներու և կամ ի առպակի
կամ ի թռնի: Արարացիք և ուրիշ
արևելեան ազգեր, ուր որ փայտ քիչ
է, շատ անգամ կ'եփէին իրենց հացն
ի մէջ երկու մեղման վառած քա-
կորյ: Բարուը է այսպէս եփած
հացը, եթէ նոյն օրը կ'աւառի,
բայց հացին կը զերը սկ է և պարած,
և ունի սակաւ ինչ ազրայ հոս:
Այս յայտնի կ'ընէ նզեկիելի Դ. 9,
45 համարը:

Երբայցիք, ուրիշ արեկելեան ազ-
գամ պէս, ունէին տեռակ մը թռնիր,
որ էր նման մեծ թակուեկի, ծակը
կամ բերանն ի վերուս. այս թռն-
իրն մէջ կը վառէին իրակ: Երբ ա-
զէկ կը տաքնար թռնիրը, կը խառ-
նէին ալիւր բնդ ջոյ, և ընկով
իրւս կը ծեփէին թռնիրն երեսը:
Այսպէս հացը կ'եփի իսկոյն, և կը
թափի բարակ իրեւ նշխար, Ղեա.
Բ: Հաց կ'եփէին նաև ծեփեալ կամ
բակեալ գետնափոր խոռոչաց մէջ,
Այս վառ մէջ կրակ կը վառէին,
և երբ ըստ բաւականին կը տաքնար
փուր, փառն ներիրն երեսը կը
փակցնէին բարակ շղթեր որ իսկոյն
կ'եփէին: Մեծ քաղաքաց մէջ կային
հասարակաց վառւեր, և հացարացք
արուեստիւ, Երեմ. Լի. 21. Ով.
Ե. 4:

Որովհետեւ Հրեայք ընդհանրապէս
բարակ հաց կը շինէին, ի ձեւ ատփակ
շօթի, դանակով չէին կորեր, այլ
կը բրդէին կամ կը բեկանէին, Ովր.
Դ. 4, ուստի ովովարական եղած է ի
Սուրբ Գիրս ըսել՝ բեկանել հաց, «
այսինքն սեղան նոտիլ կերակուր ու-
տելու: Նոր կատարանին մէջ՝ բե-
կանել հաց, կ'ըստի Տէրունական
ընթրիքը կատարելու: Տես Ուտել:

Առաջաւորութեան հաց, Երբ. հաց
Երեսոց, էր հացն նուիրեալ Աստո-
ծոյ, յաւարս շարաթուց սոկելն
սեղանին վրայ որ կը կնար Արքու-



ՍԵՂԱՆԱ ԱՌԱՋԱՆՈՐՈՒԹԵԱՆ ՀԱՅԻ

թիւն կայուած տեղը, Ել. ԻԵ. 30.
և էին երկուասան շըմ բաղարջ ա-
զիւ և կնդրեով, Ղեա. Բ. 13. ԻՊ.
5-9: Ոչ ոք բաց ի քահանայից կրնար
ըստ օրինի ուտել առաջաւորութեան
հացէն. բայց և այնպէս դաւիթ Ա-
րիմէլք քահանայապեաէն ինչդրեց
և առաւ պյն շըմնեն և կերաւ ի
հարկին առանց ինդնելու, Ա. Թագ.
ԻԱ. 1-6. և Տէրն մեր դաւիթ ոյս
գործը կը միշէ արդարացնելու հա-
մար իւր ձագերը բազկերաները սր ցորենոյ
հասկեր կորզելով կերած էին յա-
ռուր շարաթու, Մատթ. ԺԲ. 4-4:

Հաւ. Հաւուն ինամբն ի պաշտ-
պանել իւր ձագերը բազկներէ և ու-
րիշ յափշտակիչ թաշուններէ գեղե-
ցիկ օրինակ է Փրկչին գորովալի ինա-
մոց առ ժողովուրդ իւր, երբ անանք
հաւակ են հրապարակաց յափշտա-
կով գիւին և պյուր վառնդաց,
Մատթ. ԻՊ. 27. ԻՊ. 22: Հասա-
րակ ընտանի հաւը յանախ չի յիշ-
ուիր ի Սուրբ Գիրս, Մարի, ԺՊ.
35. ԺՊ. 30. Ղուկ. ԻԲ. 24. բայց
զարգիս հաւ և հաւկիթ աւելի կը
գործածաւին, ԱԱսորիս քան ուրիշ
որկից ուտելիք որ չէ տնկային:

Հաւալոյ, թաշուն շտապկեր
ջույյին, երբեմ երամսվին կը յօջի
և կը գաղթէ: կը գտնուի զերմ
երկիրներ ինչպէս հասարակածի կող-
մերը նաև նդիպաստ և զաղես-
տին: Մեծութեամբ զրեթէ հա-
ւասար է կարապոյ, նաև ձեռվ և
գունով կը նմանի անոր: Կարճ փե-
տուրիներն են գորշագոյն սպիտակ,
երկայնները սկ: Նշանաւոր մասն է
լոյն և ատփակ կտուցը հնդեառան
մատ երկայն, և իդին կացին տակ



քսակը ուր կը պահէ կերակուր, որ
և կ'ըսութէ թէ կ'առնու մինչև հնգե-
տասան քաշ, երբ այս քսակը պա-
րագ է, չի տեսնուիր, բայց երբ կը
լեցուի, շատ զարմանալի կ'երաց: Հա-
ւալալուր ծոյլ, անհոգ և տիրուր
թռչուն է, և ճայնի իրու և անա-
խորժ է, Սազմ. թթ. 6. Զագերն իրենց
մօրը կացէն կ'առնուն կեր, և ոյն
ռամկան աւանդութեանը թէ հա-
ւալուր կը ցատէ իր կուրծքը որպէս զի
ձագերը կերակրէ արեամբ՝ ասոփ և վե-
լած կը թուիր: Նաև հաւալուն կը-
տացը որպէս ծոյը ռաստիկ, ծաած
և կարմիր է և կը հանդշի սպիտակ
լանջացը վրայ, թերեւ արիւնած կար-
ծել տուած է կուրծքը:

Հաւախօս: Այսպէս կը կոչուէր
երրորդ պահ գիշերյան, Քրիստոսի
ժամանակ: Տես Ժման:

Հաւատարիմ: Այսպէս կը կոչուէին
ի Սուրբ Գիրո ճշմարիտ Քրիստոն-
եայք, ցուցենելու համար անոնց վըս-
տահսութեան արժանի և անյոդդոզդ
քրիստոնէական բարբը, Գործ. Ժ. Զ.
15. Ա կործիթ. Դ. 17. Ե կեռ. Զ.
21. Կող. Դ. 9. Ա Գետր. Ե. 12. Հաւատարիմ Խօսք, կը նշանակէ
այն որ չի կրնար ոուտ, յանդիման-
ուիլ, Ա Տիմ. Ա. 15. Բ Տիմ. Բ. 11:

Հաւատարմէւրիմ Ե Հնդայի ան-
ուշման ստորդեկաց մին է, որ և
կատարեալ կ'ընէ թէ՛ անոնց վատա-
հսութեանը որ կը հաւատան Ե Հնդայի
խօսքին և կը վատահին անոր խօստ-
մանց, և թէ՛ անոնց անյուսութիւնը
որ կ'երկնուին անոր խօսքէն և չեն

Հաւատար անոր սպահայեացը, Բ.
Օր. Ե. 9, 10. Թու. Իգ. 19. Սազմ.
2թ. 33, 34. Երր. Ժ. 23:

Հաւատար է ընդունել բան մը զոր
կը հասկնակը թէ ճշմարիտ է: Կրօ-
նական հաւատար է ընդունել աստ-
ածածոյին յայտնութեամբ ցացուած զիպաց և
վարդապետութեանց ճշմարտութիւ-
նը: Այս հաւատարը կիրայ լոկ պատ-
մական ըլլալ, առանց ամենենին ազ-
գեցութիւն ընելու մեր բարոյից և
վարուց վրայ. և անտաեն մեռեալ
հաւատար է, զոր գեք ևս ունին:
Բոյց կենդանին կամ գրիպարը հա-
ւատարը ոչ միայն իրրեկ ճշմարիտ կը
ճանձնայ կրօնից մեծամեծ վարդա-
պետութիւնները, պյէկ կ'ընդունի
զանոնիք սրախ և յօժարութեամբ.
և այսողէս է ազրիւր միամիտ հնա-
զանդութեան կամացն Ասուուծոյ, և
կը աենուուի ի բարս և ի վարս մար-
դոյն: Հաւատար ի գրիպատ է շնորհք
զոր շնդին Սուրբ կը գործէ մարդուն
որպէս մէջ շնորհք որով կ'ընդունիք
զբիստոս իրեր մեր Փրիշէ, մեր
Մարդարէն, Քահանան և Թոգաւաւ-
ըր, և կը սիրենէ զնա, և կը հնա-
զանդինք անոր: Այս կենդանի հա-
ւատարն ի գրիստոս է միջօց գրիպու-
թեան, ոչ վարձատրելի, պյէլ իրրե-
գործիք: Առանց այս հաւատայ չիք
մեզաց թողութիւն, և ոչ սրբու-
թիւն վարուց. և անոնք որ արգա-
րացեալ են հաւատաով, կ'արցին և
կը քանին հաւատաով, Մարկ. Ժ. Զ.
16. Յօհէ. Գ. 15, 16. Գործ. Ժ. Զ.
31. Ա Յօհէ. Ե. 10:

Ճշմարիտ հաւատարն է շնորհք էա-
կան և ազրիւր քրիստոնէական կե-
նաց: Անով կը յաղթէ Քրիստոն-
եայն աշխարհի, մարմնոյ և դիւին,
և կ'ընդունի արգարութեան պոակը,
Բ Տիմ. Դ. 7, 8: Այսր հաւատայ
զօրութեամբ արժանաւոր մարդիկ ի
հնումն գործեցին գրանելիո, Երր.
Ժ. Ա Գործ. Ժ. 9: Ա կործիթ. Ժ. Գ.
2: Ասուուծ կ'օգնէր անոնց կըր
բան մը կ'ընէին բատ հրամանի Ամե-
նակալին, Մատթ. Ժ. 20. Մարկ.
Թ. 23. Ժ. 23, 24: Հռասմ. Ա. 8
համարին մէջ, հաւատար կը նշանակէ
գործ հաւատաով ցացուած, կատա-

բելզվ ամէն պարտականութիւն ի գաւանութեան հաւատայ:

Հաւօր-յայիք, Յոյշիի գիւղեր, գաւաւա Գարագադն մէջ, սր կային երեսուն գիւղը կամ աւանք որ կը վերաբերէին երեսուն որդւոց Յայիքի, գատառորաց Խորայիլի, Թու. Լի. 41. Դատ. Ժ. 3, 4:

Հերածա: Հրեայք այս անունը կու տային այն ամենուն որ բնդունած չէին Մազմիսի օրէնքը: Հրեսութիւնն ընդունող այլագիք կը կոչուէին ստարական (եկամուռ, նորահաւաա): Յորմէ հեաէ աւետարան սկսաւ քարոզուիլ, ճշմարիտ կրօնքն սկսաւ տարածուիլ առ ամենայն ազգս: Աստուած որ խոստացած էր բերտնավ մարգարէից կանչել հեթանոսներն ի հաւատս աւաւելութեամբ շնորհաց կատարեց իւր խօսաւումք, այնպէս որ Քրիստոնէական եկեղեցին կը բազկանառ զիւռապատէս հաւատացեալ հեթանոսներէ, ասանդի իրնց աւաւենաշնորհութեամբ վրայ հպարտացեալ Հրեայք ճանաշան զիրիստոս իրրել Մեսոր և Փրկիչ: Պօզոսի թուզթերուն մէջ հեթանուղը կը կոչուէին ընդհանրապէտ Յայն, Հունգմ. Ա. 14, 16. Ա կորնթ. իլլ. 22, 24. Գաղ. Գ. 28: Նշանպէտ Ղուկասու գրուածներուն մէջ, Գործ. Ժ. 20. Ժ. 4: Պօզոս շատ անգամ կը կոչուի Աստրեալ հեթանոսաց, Գաղ. Բ. 8. Ա. Տիմ. Բ. 7, վասն զի աւաւելապէտ հեթանոսաց քարոզեց Պօզոս, սր Պետրոս և միւս աւաքեալք քարոզեցին մանաւանդ Հրեաց, և կոչուեցան Աստրեալք թըլփատութեան, Գաղ. Բ. 8:

Հեթանոսաց հստէի: Յովուեպս կ'ըսէթէ աւաճարին գաւթին մէջ կ'ար միջնորմ կտս բարձր, Յովուարէն և Լատիներէն վերնագրով թէ օտարականաց արգելուալ էր մօտ երթալ սեղանին, Եփեռ. Բ. 14: Տե՛ Տանար:

Հեթանոսաց (-ուոց) լումնէրը, Ծննդ. Ժ. 5, կը նշանակէ զփոքրն Ասիա և բալոր Եւրոպա, որոյ բնակիչք էին Յարեթի սերունդն:

Հեծանոց, գործի հսուելոյ զցորեան: Առ արեւելայս հեծանոցը երկու տեսակ է. մին ի ձեւ երկը կամ

չորեքժանուոյ, և անի չորս ոտք երկային մեղեխ (իոթ). ասով ցորենը կը հոսուի այսինքն կը արուի հոզ-մոյ, սրտես զի յարդը կամ զեղը մէկդի երթայ. միւս տեսակն այնպէտ շնուռած է որ հով կը հանէ երբ ոգը հանդարա է, Ես. Լ. 21: Հեծանոցի ցորեն մաքրելը գեղեցիկ օրինակ է ի սպառ անջաւաման արդարօց ի մեղաւորաց յաւուր դատաստանին ի ձեռն գերագոյն դատաւորին Քրիստոսի, Երեմ. Ժ. 7. Մատթ. Գ. 12: Տե՛ և կալ:

Հեղի, քահանայապետ Հրեաց:

առաջինն՝ իթամարաց ցեղէն, Ա.

Թագ. Բ. 27: Հեղին նաև քառասուն

ասրի գատաւորութիւն ըրտ իսրա-

յելի, և անուանի եր բարեպաշտու-

թեամբ և վաստակով, բայց մեղա-

դրելի յշժ վասն անհոգութեանն իւր

որդիկը կրթելու: Այս զամանաւու-

կառուծոյ պատուհասը եկաւ անօր

ասեն վայս, Ա. Թագ. Գ. 11-18:

Փղշտացցոց դէմ պատերազմի մը

մէջ ինկան երկու սրդէքը և իսրայէլ

յաղթուեցուու: Հեղի լսերով նաև

տապանակին գերի հյանալը՝ մեռա-

կաթուածէ, Ա. Թագ. Դ. Ա. Ասու-

ծոյ սպանալիին իովառ կատար-

ուեցաւ Արիաթարոյ օրով: Տե՛

Արիաթար:

Հեծանուածազուրիւն: Առոքեց

թըլփերուն մէջ այս բառը կ'ինչ-

անէւ աղանդ կամ կուսակաւթիւն

և կը ցուցնէ յամառ կամ ապստամբ

ողի, ինչպէս նաև մոլորութիւն ի

հաւատոցոյ և ի բարս, Ա. Կորնթ. Ժ. Ա. 19. Բ Պետր. Բ. 4: Առաջին գարեն

ետքը հեծանուած բառը սկսաւ նշա-

նակել մոլորութիւն միայն ի վար-

դապետութեան:

Հերեմս, ինքին, առաջուելազ

առուած հին հեթանոսաց, պա-

գամանոր առուածոց, և պաշտպան

դպրութեան, ճարտարախօսութիւն և առ

կաճառականութեան: Յշյել Հեր-

մո, պյանին թարգման անունը

տուին անոր, վասն զի կը համարէին

զիա թարգման կամաց դից: Հաւա-

նականապէս ոյս էր պամաստ որ

կիւսորդացիք Հերմոս կարծեցին զգո-

զնս և կամեցան զոհել անոր, եր-

անուան որ ի ձեւ կազզ բժշկեց, և զի

Պօղոս կը քարոզէր ճարտարիսուն-
թեամբ . իսկ զիառանարաս համարե-
ցան Դիոս, վատոն զի Բառանարաս պատ-
կառելի էր դիմք , Գործ . ԺԴ. 11 ,
12 :

Հերմագինես և Փիգեղս, գործակիցք Պօղոսի ի Փոքրին Առիս, բայց Թագւցին զնա անոր երկրորդ բանտարկութեան ատենն ի Հռովմ, ի Տիմ. Ա. 15:

Հերման, բարձր լեռ Պաղեստինու
հրասխանյին արևելքան սահմանը. կը
կոչուի նաև Աթոն, Բ Օր. Գ. 8. Դ
48. Հերման էր մասն Անդի Լիբա-
նանու գոտալին, հան ուր կը սկսի
արևելքան ցածրագույն ճիւղը, Դա-
մասկոսին լոյնութենէն ոտակա ինչ-
ի հարաւ, և երթաւով դեպ ի հա-
րաւ՝ կը վերջանոյ Գալիլեյի ծովուն
գլխոյն արևելքան կողմը. Այս ընդ-
թան կը կոչուի զարդիս ձեպէլ Հերման:
Հերման լեռը կը կարծուի լինել այժ-
մուն ձեպէլ. Եշ Եելի, որոյ բարձ-
րագոյն ցագամթը քան որկից լեռ-
աբար է յԱսորին, կը հասնի միջև
մշտնջնենաւոր ձեան կամ սառուցի
սահմանը, տառն հազար սոք ծովին
վեր:

Հերմոնիկ պատկերը տես Մատօն
բառին առկ։ Հաքը էթ որ զհերմոն
տեսած էր ըլլէ մը ի հիւսիս Նա-
զարեթի՝ կը նկարագրէ պյոսէ։
“Եւս չեր տեսնաւէր, բայց երբ քիչ
մը բարձր ելանք, յանկարծ երեցաւ
այնպիսի պերճութեամբ որ նկարա-
գրել անկարելի է։ Գան զամենայն
շրակոյ տեղի բարձր էր։ Մարտը
և վիճակը մաս կ'երևացն էր թէ
և բուռ լցու մզններով հեռուն էր,
կ'երան դագամթը և կողերը ծածկող
ձիւնը, որպէս թէ արծաթէ հան-
գերձ հաղած էր, կը փայլէր արե-
գական ճառագայթներէն։ Այն
վայրկենին երեցաւ ինձ Հերմոն ոչ
իրեւ մերի զանգուած հողյ և քա-
րի, ոյն կենդանի և ոգեսր։ Կը
կենար ծոմբուս վրայ խոտորմակի,
իրը հսկոյ հզօր երկնարերձ, ուսու-
ցեալ ամբարաւանաւթեամբ իր զօ-
րութեան և պերճութեան վրայ։
Զգացի Ասպմասերգուին այն պյա-
րանական խօսքին նշարաւութիւնը
թէ, “Հիւսիսը ու Հարաւը գուն

ստեղծեցիր . Թարօր ու Հերմոն քու
ահաւառվագ կը ցնծան , „ Սաղմ . Զթ .
12 .

Հերովդեսեամ, կուռակից Հերովդ-
դի Անդրդպայ, Մատթ. իբ. 16.
Մարկ. Գ. 6. Այս Հերովդէս հար-
կատու և հզարակ էր Հովովմայեց-
ւաց, ուստի կուռակիցք նորու կը
պնդէին թէ արժան էր հարի տալ-
յասյաբը, իսկ Բրդիսեցիք Տակառակը
կը պնդէին: Հերովդէսեսանց կարծիքը
կը լուսաւարէ Մատթէի իբ. 16 հա-
մարը:

Հերովդէս, և անուն կը ուղարկած է առաջին բարոր
շար թագաւորաց որ տիրեցին բալոր
Հրեատառանի կամ անոր մէկ մասին,
ըստ իշխանութեամբ Հոգմանյաց և
կը յիշովին նոր կտակարանին մէջ:
4. Հերովդէս մեծ, Մատթթ. Բ. Պաւկ.
Ա. 5. Եօր որդի Անտիպատրոսի Ե-
րովմանյացւց, որ էր մասերիմ Ցա-
լիսոսի կեսարու: Հնգ ետառանամեաց
էր Հերովդէս, երբ կարգեցաւ իր
հօրմէն կուսակալ Գալիլեայի, Հիւր-
կանոսի Բ. ի ժամանակ որ անառնէն
իշխան էր Հրեաց ազգին, միջդեռ
եղբայր առաջ Փառացչէլ միենայի իշ-
խանութիւնն էն էր Հրեատառանի գո-
րաց: Անտանինու յետոյ հաստաեց
առնենք առն առաջօննեառն մէջ:

զանունք կ պաշտպանութեաւ տիրողութեաւ, իբր 44 ին
համի քան դգիր : Հիւրկանոսի եղբայրն
Ալբիոտորուզոս հակառակած էր միշտ
Հիւրկանոսի, յետոյ Ալբիոտորուզո-
սի որդին Անտիկանոս սկսաւ հակա-
ռակիլ Հերովդի, և օգնական ուներ
զՀրեայս : Ի սկզբան յաջողութիւն
չգտաւ, և Հերովդէս հանեց զնա-
կը կը կն գտար, ըստց ժամանակու-
թեամբ Պարթեաց հուսկ ուրեմն
յաղթեց Հերովդի, և տիրեց բալոր
Հրեաստանի, իբր 40 ին համի քան
դգիր : Սակայն Հերովդէս փախաւ ի
հասովմ, և հոն առնելով Հրեաստանի
թագաւորութիւնը ձեռամբ Անտո-
նինոսի, զօրք ժողվեց, և յաղթերով
Անտիկանոսի առաւ զԵրուազէմ և
թնչեց Մահարայեցց ցեղը, 37 ին
համի քան դգիր : Ականսի կառեւն
տիրը, ուր զաշշապան նորս Անտո-
նինոս յաղթեացաւ, Հերովդէս մի-
տեցաւ ի կողմէ Հսկառաւիսոփ, և
հաստատեցաւ իր իշխանութեան

մէջ։ Հերովդէս ջանաց շահել Հրեհց
սէրը, նորոգելով և զարդարելով
տաճարը, (անս Տաճան) և շատ քա-
ղաքներ հինգեւոր կամ բնագարեակե-
լով։ բայց Հրեհց կանխակալ առե-
լութիւնն օտար չեց գէմ և աւելի
սատկացաւ, երբ Հերովդէս եմոյժ
հնգամեայ խաղերն ի պատի կայ-
սեր, և թատրոններ և կրիւներ շի-
նեց յԵրւուսալէմ։ Բայց մնանաւանդ
Հերովդի անառողյան բարքն առելի
բրաւ զնա Հրեհց։ Հերովդէս ոպա-
նեց երբ կիւը Մարիամն, և անոր
երկու որդին, Աղքառանդը և Արփո-
տորուցու։ և երբ մեանեւու վոյ էր,
հրամայեց իւր հպատակներուն երե-
ւալիներէն շատերը դնել Սրբովի
բանար, և խոսում առաւ քրոջմէն
զանոնք ամէնքն ոպաննել տալ, երբ
ինք հոգին փչէր, որպէս զի, ինչպէս
կըրէր, արտասուրք թափուէին ի
մահսւան Հերովդի։ Բայց այն իսու-
սումն ի գործ չգրուեցաւ։ Հերովդի
որդին Անտիպատրոս ոպանուած էր,
վասն զի դաւ գործած էր թունաւո-
րել իւր հայրը, և հինգ օր եղբը
մեռաւ Հերովդէս յամի Տն։ 2.,
վաթուննեւթամեայ, թագաւորե-
լով երեսուն և եօթը տարի։ Հերով-
դի թագաւորութեան առենք ծնաւ
Յիսոս և նիթէնէմ, և Հերովդէս,
իւր կանկածու բնութիւնն համե-
մատ, և զիհուու կորսնցնելու հա-
մար, հրամայեց կոտորել բնթէնէտ-
մի մէջ ծնած բոլոր ողպայք երկու-
տարուցնէ վար, Մատթ. թ. 1. Նաև
Մակրորիս կը յիշէ ոյս գէպքը։
Յետ մահսւան Հերովդի, անոր թա-
գաւորութեան կէսը, ոյսօնին Հրե-
ատասան, իդովմէս և Ստմարիս,
արուեցաւ անոր որդւոյն Աղքեղայսի,
աղդապեսի տիպազարի, ինչ մաց-
եալ կէսը արուեցաւ միւս երկու
որդւոյը, Հերովդի Անդիպայ և Փի-
լիպպոսի, չորրորդաղետի տիտղոսով։
Հերովդէս Անդիպաս առաւ Գալի-
նոյի և Պերէոյի գաւառները, և
Փիլիպպոսի բատանէա, Տրավոնիաին
և Արանիտիսի։

2. Հերովդէս Փիլիպպա։ Տես Փի-
լիպպա։

3. Հերովդէս Անդիպաս, Ղուկ.
Գ. 1, եր որդի Մեծին Հերովդի, ա-

նոր Սամարացի կնոջէն Մաղթակեոյ։
և հարազատ եղբայր Աղքեղայսի,
որյ հետ կրթուած էր Հոսոմ։ Հօրը
մահսւանն ետքը, Օգոստոս կայոր
կարգեց զնա չորրորդաղետ Գալիլ-
եայի և Պերէոյի, այսինքն հարաւա-
յին մասին երկրին, յարեւելց Յոր-
դանանու, Ղուկ. Գ. 1, ուստի և
երբեմն կը կոչուի ընդհանուր ան-
ուսամբ թագաւոր, Մարկ. Զ. 14.
Քրիստոս, երբեւ Գալիլեացի, էր ընդ-
հշանութեամբ այս Հերովդի, Ղուկ.
Ղ. 6-12. Հերովդէս Անդիպաս ա-
ռաւ նախ կին Արարացի թագաւոր-
ին Արեասոյ գուստրը. բայց յետոյ
սիրահարելով Հերովդիոյ, որ անոր
եղբօրք Փիլիպպոսի կինը, և միւս եղ-
բօրք Աղիստորուղեայ գուստրին էր,
արձակեց իւր առաջին կինը, ստի-
ուեց զՀերովդիա Թողուլ իւր այրը,
և կապուեցաւ անոր հետ։ Հերովդի-
ոյի թելադրութեամբ Հերովդէս գը-
նաց յետոյ Հուվմ ինդրել պատիւ
և տիտղոս թագաւորի. բայց հան
ամբատանուելով առաջի կալիգու-
լուսի, ըստ Թափանձանաց իւր եղ-
բօրդորդուցին Հերովդի Աղիպպայ,
եղրօր Հերովդիոյի, ոքորուեցաւ
լուգդունոն (այժմ լիսն) ի Գաղիա,
յամի Տն։ իր 41 ին, և անոր իշ-
անութեան գուառները արուեցան
Հերովդի Աղիպպայ։ Հերովդէս Ան-
դիպաս էր որ զօնդհաննէս Մկրտիչ
իւրատել տուաւ, Մատթ. Ժ. 1-
12. Մարկ. Զ. 14-29. Այս Հերով-
դէս էր նաև, ինչպէս կ'երեի, հե-
տեւզ, կամ գէթ բարեկամ Սագու-
կեցւոց աղանդյին, Մարկ. թ. 15.
թաղդատէ Մատթ. Ժ. 6. Տես Հե-
րովդէսամբ։

4. Հերովդէս Աղիպպաս Մեծ
կամ Ա., Գործ. Ժ. 1. իդ. 35, էր
թուան Հերովդի Մեծի և Մարիամ-
նոյ, և որդի Արփոտորուղեայ որ
սպանուեցաւ իւր մօրը հետ ըստ հրա-
մանի հօրն։ (Տես վերագյն, Հերով-
դէս Ա.) Երբ կալիգուլա կայոր ե-
ղաւ, Աղիպպաս հանուեցաւ բան-
տէն ուր գրած էր զնա Տիրեր, և
ընկալաւ կայսրէն, յամի Տն։ 38.
թագաւորի յորմարդում, միանգ-
մայն այն գաւառները որ կը վերաբ-
րէին անոր եղբօրք, Փիլիպպոսի չոր-

բորդապետի, (աւել Հերովդէս Ա.) , նաև Լիւսանեայ շորրորդապետի : (Տես Արքիեթացիք) . Հերովդէս հաստատուեցաւ յետոյ այս վերջնոյն երկիրներուն մէջ ի կողանեայ, որ և յաւել անոր իշխանութեան գոյս Յուգայի և Սամարիոյ այս մասերը որ առաջ կը վերաբերէի առոր հաւառն Հերովդի Մեծի, յամի Տն. 43.

Հրեհց հաճոյ ըլլալու համար Հերովդէս Արքիպատ սկսաւ հալածել զբիրուտոնեայս . բոյց կը թուի թէ աւելի բան չկրցաւ ընկել բայց միայն սպաննել տալ զանկորս, և բանաւարիւ զՊեարոս, քանզի յետ սահաւուց մեռաւ յանկարծ և շարաչար ի կոռարիա յամի Տն. 44, Գործ. ԺԲ. Յովիսեպուէ կը կոչուի լոկ Արքիպատ անուամբ :

5 Հերովդես Արքիպատ կըրտ սեր կամ Բ., Գործ. ԽԵ. 26, եր որդի Հերովդի Արքիպատ Ա. Ս., և կրթուեցաւ ի Հոռովմ, ընդ խնամով կղոդեայ կոյսաբր . Հօրը մահուած տանիք, երբ եօթնեւատասանեայ էր, կոյսըր փոխահակ հօրը, յաշըրդ ընկելու զՀերովդէս Արքիպատ, ըրաւթագաւոր Քաղկիսի որ անոր հօրեղորը Հերովդի կը վերաբերէր . Յետոյ Հերովդէս հանուելով Քաղկիսէն, թագաւոր տիտղոսով առաւ այն գաւառաց կառավարութիւնը զոր ունէր առաջ անոր հայրը, այսինքն Բատանէա, Տրաբոնիոս և Արքելինէ կոչուած գաւառաց, առ որո յաւելու յետոյ ուրիշ քաղաքներ : Այս Հերովդէս նոր կտակարանին մէջ և ի Յովիսեպուէ կը կոչուի լոկ Արքիպատ : Փեսոսս առոր առջև հանեց զՊօզոս, Դործ. ԽԵ. 13. ԽԶ. Արքիպատ մեռաւ Տրայիանոս կոյսրութեան երկրորդ տարին, ի հասաւ իր եօթանասան ամաց :

Հերովդիս, թառն Հերովդի Մեծի և Մարիամնայ, դուստր Արիստորուզեայ և քայլ Հերովդի Արքիպատ Ա. Ս. : Զառաջինն ամուսնացաւ իւր հօրեղորը Փիլիպպոսի հետ, բայց յետոյ թաղով զնոս կապուեցաւ անոր եզրորը Հերովդի Անդիպատ հետ, Այս Հերովդիայի թերաղորութեամբ դիխտել առուած Հերովդէս Անդիպատ դՑովհաննէս Մկրտչէ, քանզի Հերով-

դէս սկս ունէր Յսդիաննու որ համարձակութեամբ կը յանդիմանէր զՀերովդէս կին ընկերուն համար զնոյն Հերովդիս որ անոր եղբօրը կինն էր : Երբ Հերովդէս Անդիպատ որպարուեցաւ ի կին, Հերովդիս գնաց անոր հետ, Մատթ. Ժ. 3, 6. Մարդ. Ջ. 17. Ղուկ. Գ. 19: Տես Հերովդէս 3:

Հիկիայօթ, Սաղմ. Թ. 16, կը կարծուի ցուցնել հանդիսաւ կամ դուլ սաղմաներգութեան առեն խոկմուն համար, մինչ, հաւանականուածուն, նուագարան կը զարուինէր :

Հիմնենս, հաւանականապէս անդամ եկեղեցւոյն Եփեսոսի, որ մալրեցաւ յարութեան ծշմարիս վարդապետութիւնը ուրանալով, և բանով թէ յարութիւն արդէն եղածէ : Երբ առաջին անգամ կը յիշուի, Ա. Տիմ. Ա. 20, արդէն մերժուած էր եկեղեցին, և երբ գործեալ կը յիշուի, Բ. Տիմ. Բ. 17, 18, գետ գործած չէր զայլս մոլորեցնել :

Հիմնէ, չտփ հեղանիւթեաց առ Հրեայս, զորոբինակ հիթոյ, ԽԵ. Լ. 21. Եղեկ. ԽԵ. 24, կամ գիւնոյ, ԽԵ. ԽԹ. 40. Դ. Կո. ԽԳ. 13, Հիմնէ էր վեցերորդ մասն մարի, և կը առնէր տասն կամ մետասն ճաշակ :

Հիմնայ, Երդ. Ա. 14. Դ. 13, երբեմն կը կոչուի նաև կիպրոսի ծաղիկ, ըստ Արարացւոց ԱլՇէննաս, է ոպիտակապյն ծաղիկ անուշահասա, ողկուզաձէկ : Արեկենան կանայք այս տունին չըրցած տերեններուն փոշին կը գործածէն իրենց եղունգներուն, ոտից և ձեռաց նարնջադայն կարմբ գյոյն տալու : Եղիպատացւոց մումբաներուն եղունգներն պայպէս ներկեալ գտնուեցան : Հինայի ծաղիկներն առնշահսան են, և որովհետեւ ողկուզաձէն են, Եղիպատացի կանայք կը կրէին զանոնք իրենց ծոցը :

Սուրբ Գիրը, և հին և նոր մասենագիրներէն շատերը կ'ափիարքին զարտեանսնս նկարելու ողվորաթիւնը, որով աչք կ'երեին ծաւի, փարփար և իրը նուալիւալ : Յեղարելոյ համար, Դ. Թագ. Թ. 30, Կըուսի, “իր աչքերսն ծարսր դրաւ” . Ոմանք կը զեղծանէին շատաբելու ողվորութեամբ, Երեմ. Դ. 30. մանա-



Հանդ անպարկեցտ կահոյք, Առակ. Զ. 25. Փայտի, փղոսիրի կամ արծաթոյ նուրբ շլջ մը կը թթին վարդէջոյ մէջ և ապա շատ մանր փոշւս մը մէջ կը թաթին, յետոյ աշուլները գոցիլով, արտեևանանց մէջն կը քայն այն նուրբ շլջը, որ նեղ ու ծիր մը կը թողու արտեանց նզերը, և այս կը համարուի զարդ։ Բարակ փոշին որ կը կոչուի բոհու, կը պատրաստուի տեսակ մը անուշանստ իիժօն, երբեմ կապարի կամ ուրիշ նիւթոյ պյառածէ, ինչպէս որ օգտակար կը թուուի աշաց։ Պարսից մէջ այս սովորութիւնն հասարակ է ոչ կանաց միայն, այլև արանց։ Այսպէս էր նաև առ Եղիպատրիս, ինչպէս կը ցուցնեն Եղիպատրիսի թերեւ քաջքին նկարները։ “Արարացի կահոյք,” կ'ըսէ նկրուր, “կը ներին իրենց եղանակները շառագոյն ի գոյն արեան, և իրենց ձեռաւըներն ու առուբները՝ գեղին, հինա կոչուած խստով։ Նաև իրենց արտեևանանց եղեղը կը ներկին ռեագոյն եւօյլ կոչուած ներկով զոր կը պատրաստեն շգտուած կապարէ։ Այսպէս ոչ միայն կը լպինն իրենց արտեևանանքը, այլև իրենց երեսին ձեռաց գրոյ իրբէ զարդ կը նկարեն սեագոյն պատկերներ։ Երբեմ իրենց մարմնոյն վրայ կը կտեն պատ-

կերներ, և ապա կը քսեն կառւածին վրայ ներկ մը, որ կը թափանցէ մորթին մէջ ոյնպէս խոր, որ այս կերպով տպաւուրուած զարդը կը մնայ անջնջ ցկետու։ Արարացի կահոյք գեղինը ցկետին կը համարին այս կտուածները։

Հիւտմղուրիւններ կամ տիտք մուծան յաշխարհ մեղքը, և բազմացան յոյժ, որչափ ապականեալ, մեղկ և զեղծ բարք տիրեցին։ Թող հիւանդութեանց բնական պատճառաները, չար ողուց թղլ տրուեցայ հիւանդութիւններ Հրեց մէջ, Յոր թ. 7. Մարկ. թ. 17. Առկ. ԺԴ. 16. Բ. Կորնթ. ԺԲ. 7. Բարեպաշտ Հրեայք Աստուծոյ մատը կը տեսնէին ի գալ հիւանդութեանց, Սաղմ. ԼԹ. 9-11. Ղ. 3-12. և երբեմ մասնաւոր հիւանդութիւնը կը զկուէին ի պատիժ այս ինչ կամ այն ինչ մնացա, օրինակ նն Արիմելքը, Գէնզի, Ցովրամ, Ուզիս, Մարտիան, Հերովդէն, Փղշատացիք, և անոնք որ անարժանութեամբ կը մերձենային տէրունական ընթեաց, Ա. Կորնթ. ԺԱ. 30. Գրիստոս յայտնի բրաւ իւր տառուածային զըթութիւնը և զօրութիւնը բժշկիլով ամէն տեսակ հիւանդութիւն. և այս բժշկութեանց մէջ, ինչպէս նաև ի հիւանդութեան Ասայի, Բ. Մնաց. ԺԶ. 12. տեսնաւած է թէ առանց Աստուծոյ օրհնութեան ընդունայն է բժշկաց ճարտարութիւնն։ Սուրբ Գրոց երկիրներուն մէջ տիրող հիւանդութիւնք էին չարտաենգ, մըրթոյ հիւանդութիւնք, անդամալուծութիւն, թանչ և աշացաւ։ Գրեթէ մարմնոյ ամէն հիւանդութիւն ունի նման ախտ մը ի հոգւոջ։

Հիւսիս։ Տես Արեւելք։ Բարելացոց և Աստրեատանցոց համար ըսուած է թէ պիտի զային ի հիւսիս, գառն զի ասոնք յարձակեցան խրայիկ վրայ հիւսիսային ճամփող, անապատեն շանցնելու համար, երեմ. Ա. 14. ԽԶ. 6, 24. Սոփան. թ. 13. “Ահա հիւսիսն սոկիի պէս լոյս կու գայ, ” կ'ըսէ Յոր, Յոր. 1. ի. 22. Այս այնպէս ծշմարիտ է հիմն յԱսորիս և յԱրարիս, ինչպէս էր իր երեկ հազար տարի առաջ, ձամբորդ-

որ կը դատամէ պայսպէս։ “Մեր բարեկամները որ երիար ժամանակէ հետեւ հնա կը բնակէին՝ ըսին թէ վաղիս ոգը յստակ պիտի ըլլար մեր նամը բորդութեան համար, քանզի հովը հիւսիսէն էր, իւ արդարին տեռանք որ հիւսիսիցին հովին եռքը կու գար միշտ ամպ ոսկեցոյն, նշան զայծառ աւուր. և ինչպէս ի ժամանակու Փրկին, կրնայինք միշտ մնաք եռ ըսուն երբ երեկոյ էր, “Պարզ պիտի ըլլայ, ինչո՞ւ որ երկինքը կարմրած է”, Մատթ. ֆջ. 2.

Հիւրասիրաւրիւն: Բայոր արեկւն եան ազգեր մեծ առաքինութիւն կը համարին հիւրասիրութիւնը, Արդի ճանապարհորդներէն հետեւեալ վկայութիւնները բաւական լցու կու տան Սուրբ Գրոց շատ տեղերուն. Տէ լա նոր կ'ըսէ. “Արեկ մտնելին եռքը հասանք յերան ստորաը, և գրեթէ գիշեր եր երբ մտանք դաշըռ. բայց որովհետեւ լի էր դաշըռ գիւղօրէկեւք յոր” կը բնակէին մեծաւ մտասմբ Մարտնիք, մտանք առաջին տունը գիշերն հնա անցնելու. Տեղւոյն քահանայն կը բազմար ընդունել զմեզ իւր տունը, և մեզի ընդունիք հանեց իւր փոքրիկ տանի առաջ ծառակրուն տակը. Մինչ կը ճաշէինք, ոպիսակ փաթթացով ստարական մը հետո, որ յետ ողջոյն տալցի ամենեցուն, նստաւ ուտել առաջն սպասելու տանուտիրոջ կողմէն հրաւիրի, և քիչ բան ուտելին եռքը մեկնեցաւ, ոտեզ կրկնելով Աստունոյ անունը. Մարդիկը մեզի ըսին թէ օտարականներ անցորդ էր, և անտարակոյս անօթիք ըլլարով օգուտա քաղեց պյուղապատճենէն բառ սովորութեան արեկելաց, որ հիւրասէր են միշտ և տա ամենայն մարդիկ. Այս զամանութիւնը կը յետքնէ Արքահաման հիւրերը, Մինդ. ժլ. 17, և ոյն համարձակութիւնը որով առաքեալք Քիստոսէ պատուէր առին մանել որկիցտ մարդոց տուն յետ ողջոյն տալցի, և հոն մանզով ուտել և ըմպել ինչ որ գրաւէր անոնց առջէ, Դուկ. ժ. 7. Օտարասիրութեան և հիւրընկալութեան ընդհանուր սպին կամ սովորութիւնն էր պատճառ որ

Յակոբոս և Յովհաննէս բարիցան քանի մը ամարդի Սամարացւոց գէմ. Ղուկ. թ. 52-56, և Գարասոյի մարդիկը շարաչար պատժուեցան իրենց տեղամութեան համար օտար կնոջ մը գէմ, Դատ. ժթ. 20. Նիբուր կ'ըսէ, “Արարացւոց հիւրասիրութիւնը միշտ գովուած է. և կարծեմ թէ պյօժմն Արարացւիք եւ նոյն առաքինութիւնն ունին ոչինչ ընդհան քան զիւրեանց նախարի: Նըր Արարացւիք ուղան են, որկիցէ հիւր կամ եկ կը հրաւիրեն ճաշել իրենց հետ, հիւրը թէ Քիստոսէն կը ըլլայ և թէ Մահմետական, թէ հարուստ և թէ աղքատ: Կարաւաններու մէջ շատ անգամ համութեամբ աեսած եմ որ ջորեպան մը անցորդները սուիպած է գոյլ մասնիկց ըլլալ իւր պարզ ճաշուն: Շատերը քաղաքավարութեամբ կը հրաժարէն, բայց հրաւեկը նայուած կ'ըսէ զորեպանը զուարժութեամբ հանած է բաժին իւր հացէն և արձաւէն:”

Հաս պարտ կը համարինք նաև յիշել թէ ինչ պարտականութեան ներք կ'իյան անոնք որ սեղանակից կ'ըլլան ուրիշ մը: Նիբուր կ'ըսէ, “Երբ Արարացի շնչյի մը հաց կ'ուսէ օտարականաց հետ, առոնք կրկնան փուտ հիլ անոր հաւատարմութեանը և անոր պաշտպանութեանն ապաւինել: Ուստի ճահապարհորդ մը միշտ ազէկ կ'ըսէ, ևթէ նախ ուղանակցութեամբ կը շահէ իւր ուղեցցոյնին բարեկամութիւնը:” Եւ ոյս կը յիշեցնէ մեզ Սաղմոներգութին գանգաւար, Սաղմ. Խլ. 9, ոյն մարդուն առերախտութեան գէմ որ բարեկամ և ընառնի էր նմա, և առ որ վըստահացեալ էր Սաղմոներգութին, “Մինչ անգամ իմ բարեկամն՝ որուն ապաւիներ էի, իմ հացու ուտազը ինծի գէմ կրունկ վերցուց:”

Դախնի հիւրասիրութեան գեղեցիկ օրինակներ կը գտնուին Ծննդ. ժլ. ժթ. ել. թ. 20. Դատ. ժգ. 15. Ժի. 4-9. Առաջին երկու օրինակներուն պատմութիւնը թերեւ առաքի տուած են Յանաց և Հառիմայուցւոց վերբրւն որ կը պատմեն թէ իրենց առուուածներն երբեմն իրեն ճահա-

պարհորդք ծպտեալ կերպարանոք
պլցելութիւն կընէին մարդոց, փոր-
ձելու համար անոնց հիւրասիրու-
թիւնը, են, Երբ . ԺԳ. 2 :

Նախկին քրիստոնեայք իրենց գրւ-
խաւոր պարուց մին կը համարէին
հիւրասիրութիւնն առ օտարականա,
Հովմ. ԺԲ. 13. Ա. Տիմ. Ե. 10.
յիշելով Փրկչին խօսքը թէ ով որ
կընդունի Քրիստոնեութէն մին,
զնոյն ինքն Քրիստոս կ'ընդունի, և
թէ ինչ որ կը տրուի անսացէ միզն,
թէ և բաժակ մը պաղ ջուր ըլլայ,
պիտի չմնայ անվարձ, Մատթ. Ժ.
40-12. Ի. Ե. 34-45. Նախկին Քրիս-
տոնեայք արդարե այնպէս սիրով
կը կատարէին այս պարագը որ հե-
թանոսք անգամ կը զարմանային:
Քրիստոնեայք կ'ընդունէին ամէն օ-
տարական, բայց մանաւանդ զըն-
անիս հաւատոյ: Հաւատացեալք
գրեթէ չէին ճանապարհորդեր ա-
ռանց յանձնարարական թշթոյ, որ
կը վկայէին անոնց ուղղոտառու-
թեան, և կը դիմացնէին հիւրըն-
կարութիւնը Քրիստոնեան անունը դա-
ւանողաց քսի: Ոմանք կը կարծեն
թէ Յովհաննու երկու կարճ թուղ-
թերը հազորդութեան և յանձնա-
րարութեան նամակներ են:

Հնդկաստան, Եթթ. Ա. 4. Բ. 9,
Երկիր յարեւելից նախնոյն Պարսկաս-
տանի և Բակուրիոյ, և կոչուած է
Հնդիկք կամ Հնդկաստան յանուա-
նէ ինդոս գետոյ որ այս երկրէն
կ'անցնի: Նախնեաց Հնդկաստանն
աւել ընդարձակ էր գեկ ի հիւրիս
և յարեւեւստ քան զոյժմուն Հընդ-
կաստան. իսկ հարաւային մասը որ
այժմ քաջ ծանօթ է մեզ չէր այն-
չափ ծանօթ մինչեւ արդի նաւարիս-
թեան թուականը:

Հնձան, կը հշանակէր ոչ միզն
այն մեծ գաշար յորում կը կոխուէր
խաղողը, պլան երբեմ բուլը տեղին
ոյգւոյն կութը և գինին պահէւու:
Հնձանը շատ անգամ էր գետնափոր
սենեակ. այսպէս տանուտէրը “հր-
ձան փորեց” իւր այցւոյն մէջ, Մաթ.
Ա. 33. Տես և Առակ. Գ. 10. Յո-
վել. Գ. 13. Անգ. Բ. 16: Տես և
Գինի:

Հնաց, էր ընդհանրապէս կրել,



այսինքն շարժուն, Ծննդ. ԺԵ. 17:
Հնոցն ուր նետուեցան Դանիելի երեք
բարեկամներն՝ եր մեծ, և մասց լաց
անոնց ներս զրուելին եսքը, Դան.
Գ. Երևմ. Իթ. 22 համարին մէջ
յիշուած սոսկալի պատիմը դեռ կը
գործածուի յորեւելու: Հնոց բառը
կը գործածուի նաև սաստիկ հարբա-
տահարութիւն ցուցնելու համար, Բ.
Օր. 20:

Հոգի: Նախնիք կը կարծէին թէ
մորդուս հոգին, կամ լաւ ևս բանիք,
կնդանարար զօրութիւնը, կը բնա-
կէր մարդուս շունչին մէջ, և շունչին
հետ կը մեկնէր մորմնէն: Ուստի Եր-
րայիցերէն և Յունարէն բառերը որ,
երբ խօսքը մորդու վրայ է, կը
թարգմանուին մեր Աստուածազուն-
չին մէջ “Հոգի”, կը թարգմանուին
“կենդանութիւն”, կամ “շոնչ”, երբ
անամոնց վրայ է խօսքը, Ծննդ. Բ.
7. Ե. 45. Յուռ. Ժ. 9. 22. Յոր. Ժ. 8.
10. ԼԳ. 44, 45. Ալզմ. ՃՊ. 29.
Փաղող. Ժ. 7. Գործ. Ժ. 25:

Բայց այս կենդանարար զօրու-
թեան հետ, որ հասարակաց է մար-
դոց և անամոնց և յանասունս կը
կորսուի մարմնոյն հետ, մարդուս
մէջ կայ հոգեսր, բանաւոր և ան-
մահ հոգի մը, որ է նիստ մեր մոտ-
աւութեան, զզայմանց և իմաստա-
սիրութեան, որ և կը զատէ զմեզ
անկան արարածներէ, և յորում կը
կայանայ զիխաւորապէս մեր նմա-
նութիւնն ընդ. Աստուծոյ, Ծննդ. Ա.
26: Այս հոգին հարկաւ հոգեսր
կամ աննիւթ է, վասն զի կը խոր-

հի, և անհիմթ ըլլալուն համար հարկաւ անմահ է: Ասւըրք Գիրք մորդու միոյն կ'ընծայէ խանցողութիւն, խզճ, աստուածածանօթութիւն, իմաստութիւն, անմահութիւն, և յստ հանդերձեալ յաւիտենական երանութեան: Նոյնպէս մարդուն միոյն կը սպանայ պատիժ ի հանդերձելում, և անմահն ի գծիս: Սուրբ Գիրք ուրիշ ուրիշ կը թուի խտիր գնել ի մէջ հոգւոյ և ոգւոյ, Ա. թիւ. Ե. 23. Երր. Դ. 21, համարելով վերջինը, ոգին, իրրե գործարան մեր զգացողութեանց, ախորժական և կրիզ, հաղորդ ընդ մարմնոյ, իսկ առաջինը, հոգին, իրր աղելուագյուն մասն բնութեան մերս, հաղորդ ընդ Առուածոյ, թուց և այնպէս հոգին և ոգին են միենայն անբաժին և հոգեար էութիւն, որ կը կազմուի նաև միաք և սիրա, կարող ապրելու, զգալու, իմանալու, իմաստամբելու, կամելու, պայմանվեն հանդերձ: Այս հոգեր էութեան սովորական անունն է հոգի:

Հոգւոյ անմահութիւնը հիմնական վարդապետութիւնն է յայտնեալ կրօնից: Հին նահապետը ապրեցան և մեռան այս զշմարտութեան համազուած, և առին խոսուութեր, վասն զի ունեին յստ հանդերձեալ կենաց: Տես Մննդ. Խթ. 49. Թու. Ի. Գ. 10. Ա. Թագ. Խթ. 13-15. Բ. Թագ. Ժբ. 23. Ցոր. Ժթ. 25, 26. Ժազով. Ժթ. 7. Երր. ԺԱ. 13-16. Աւետարանին մէջ կեանք և անմահութիւն, և անմահ հոգւոց յարգը, լիովին ի լոյս բերուած են, Մատթ. ԺԶ. 26. Ա. Կորնթ. ԺԵ. 45-57. Բ. Տիմ. Ա. 10. Մարդոց հոգիները դրկելու համար քրիստոս կամու մատաց զանձն ի մահ: և ինչպէս պարաւ և մեզ աշխատել և գործել և ջանալ, իւրաքանչիւր իւր շրջանին մէջ, յաւած առնելու այն մեծ գործը որպէս վասն քրիստոս արին թափեց և մեռաւ:

Հոգի բառը կը գործածուի նաև ուրիշ մաօք ի Սուրբ Գիրք:

4. Վասն Հոգւոյն Արքոյ, որ է երրորդ անձն Արքոյ Երրորդութեան, և որ աղգեց ի մարդուն, կը շարժէ բարի մարդուն, կը հեղու իւր սծուամբ:

մեր սիրտերուն մէջ, կու տայ մեզ կինդահութիւն և միմիթարութիւն: Մկրտուած և օրհնաւած ենք յանուան որա, ինչպէս յանուան Հօր և Որդւոյ: Ուր որ Սուրբ զերպադիրը կը գանձնիք Հոգի բառին հետ ի Սուրբ Գիրք, միշտ հասկնալու ենք պատուածային անձը: բայց կան աեզեր ուր այս մաօք առնուելու է հոգի բառը, թէե Սուրբ բառը թողուած է: Տես և Սուրբ Հոգի:

2. Հոգի բառը կը գործածուի իրեր շունչ, կամ իրեւ պատճառ շընչաւոր կենաց: Առուած առաւած է ոյոյ հոգին կամ շունչը, և կ'առնուեն են երբ կը բառանայ կեանքը, ժողով. Գ. 21:

3. Կը նշանակէ իմացական հոգին, որ կը կենդանացնէ մարմինը, և կը զահէ իւր գոյութիւնը յետ մեռանելոյ մարմնոյն: Այս հոգին է պիտի անհիմթ, բանական և ընտրող դոյլութիւնը որ ընդունակ է յաւիտեան կական երանութեան:

"Բանտին մէջ եղած հոգիները, Ա. Պետ. Գ. 19, ինչպէս կը կարծուի առ հաւարակ, են նախաջրհեղեցեան մեզաւորաց հոգիները որ հիմա զահուած են գատաստանի օրուան, բայց առ որո քարոզեց Հոգին նոյի միջցաւ, են, Բ. Պետ. Բ. 5, մինչդեռ ի մարմնի էին: Այսպէս Քրիստոս "քարոզեց իփեսցւոց", որոց անձուամբ պյելութիւն ըրած չէր երրէք, կեֆե: Բ. 17:

4. Կը նշանակէ զշմարիս հաւատացելոց նորոգեալ ըննութիւնը որ է գործ Հոգւոյն Արքոյ, և անոր նաման կ'ընէ հաւատացելոյն հոգին: Այս նշանակութեամբ հոգւոյն հակագրեալն է մարմինը, Ցոփ. Գ. 6. Այս հոգին կենաք միացեալ է ընդ "Հոգւոյն Քրիստոսին, որ կ'ենդանիք կ'ընէ զշմարիս Քրիստոսնեայս զորդին Առուածոյ, և կը տարրերէ զանոնիք խտարի որդիներէն որոց կեանքըն է ըստ հոգւոյ աշխարհի, Հռովմ. Բ. 1-16: Նոր կատակարանին մէջ աեզ աեզ գծուարին է օրսչել թէ հոգի բառը նորոգեալ հաւատացելոյն հոգին թէ Քրիստոսի հոգին կը նշանակէ: Այս ներքին քրիստոնեական հոգին է շնորհաց հոգի, որգե-

գրութեան հոգի, պյուիկին՝ Հոգին
Սուրբ Տէղեալ ի հոգի հաւատացե-
լոյն, որ և համարձակութիւն կու-
տայ մեջ կոչել զԱստուած՝ Արքա, „
պյուիկին եւ հոյը, Անոնք որ են ընդ-
ազգեցութեամբ պյու Հոգւց, „իրենց
մարմինը խաչ հանած են կիրքերով
ու ցանկութիւններով մէկտեղ”, „
Գաղ. Ե. 16-25.

“Հոգւց ընտրութիւն”, կը նշա-
նակէ ընտրել կամ որոշել թէ մարդ
մը արդարէ Աստուծոյ Հոգիէն ներ-
շնչեալ է թէ ուստ մարդարէ, խա-
րեայ է, որ միայն իր հոգւցը կամ
ստանայի ազգեցութեանը կը Տե-
սէի. Պօլոս, Ակորնթ. Ժ. 10,
Հոգւց ընտրութիւնը կը յիշէ ի Կար-
գի հրաշալի պարզեաց զորս Աս-
ուած կու տար հաւատացելց ի ուղե-
րան գրիստոնէութեան:

“Հոգին մարել”, Ա Ցեռ. Ե. 19,
Գոփարերութեամբ ըսուած է, և
դիւրիէ է հառկնալ. Հոգին կը մարի,
երբ կը հեռացնենք զնու մենէ ան-
կարդ վարուք, աշխարհասիրու-
թեամբ, ագահութեամբ, անհոգու-
թեամբ և ուրիշ մեզօք որ հակառակ
են սիրյ, ճշմարտութեան, խազու-
զութեան և ուրիշ պարզեաց և
յատկութեանց Սուրբ Հոգւցի:

“Կը տրամեցնենք”, Աստուծոյ Հո-
գին, երբ կը հակառակինք անոր
ուուր յարդորանաց, անոր շնորհաց
ազգեցութեանը, կամ գաղջութեան
և անհոգութեան մէջ կ'ապրինք,
կ'արհամարհենք անոր պարզեները
կամ զանց կընենք, կը զեղծանենք
անոր քաղցրութեամբը կոմ' առ-
ունայնայնաթեան և աշխարհասիրու-
թեան, և կամ առ անհոգութեան:

Հաղարտափ, Մարկ. Զ. 9: Արե-
ւելելոյց սովորական Հողաթափն էր
ոգ սուից, պյուիկին արեի (արցէ), որ
էր սուից ներքանին ձեռվ կոտր մը
փայտ կամ կոշի: Այս կերպ Հողա-
թափ հազնողը կ'անցունէր սուքը
Հողաթափին վլույ հաստատաւած եր-
կու փոխերէ, որոց մին կու գար սու-
քին երեսը բայթ մատին առջեւն, և
միւսը կը պատէր պնդըք: Հողաթա-
փին տակի մասն էր երրեմն տունկի
մը ճիւղերէ հիւսուած կամ գաղթէ
(Քեստերէ) մը կարսւած: Խրացը կամ



Ըսդ հակառակէ պյուպիսի հողաթափ
հասկնալու է ուր թարգմանութեան
մէջ “կօշին ըսուած է”: Բայց հիմա
արեւելոյցի կօշիկ կը հւ զնին, և հա-
ւանական է թէ նաև Հին կտակա-
րանին ժամանակը կը գործածուեր
կօշիկ: Թուըքերը, Ասորիկ և Եդիկ-
տացիցի կը հազնին տեսակ մը թէթէ
կօշիկ որ կը նամանի մեր այժման մո-
ւակներուն, երրեմն ևս կը հազնին
փոյսէ կօշիկ քարձը կրկամըք: Պե-
տուինք հողաթափ կամ արեի միոյն
կը հազնին:



կանանց կօշիկներն ընդհանրապէս աւելի զարգարուն եին, իրգ. կ. 1. և հաւանականապէս կը նմանէր պյածմաւ արեկիւան կանանց շղուականին, մաւճակ թեթէ՝ որ ոտքին մատուընները միայն կը ծածէէ և է ընդհանրապէս պյածմարթէ կամ մետաքսէ, ոսկեթել յօրինեալ, Եզէկ. Ժջ. 10. Տես Թէկալ:

Սովորութիւն չէ յարեկլս կօշիկ կամ հոզամթափ հագնիլ տան մէջ. Արեկելցիք կօշիկը կը հանեն միշտ, երբ տան կամ մանաւանդ ազօթանոց և ուրիշ նուիրական տեղ կը մտնեն. Ուստի կ'ըստի, «ոտքէն կօշիկը հանել», Ել. Գ. 5. Բ. Օր. կ. Ե. 9. Ցես. Ե. 15. Երեկի անձանց պյցելութիւն ընողներ իրենց կօշիկներն գրան առջն կը թողուն. Մղելիթ մը ազօթելս գացողներն իրենց կօշիկները կը յանձննեն գունապանին, եթէ սպասաւոր չընին. Ռոպինոընի հետ Գարիզին լեռը գացող Սամարացիք, երբ մօտեցան իրենց հին տաճարին

աւերակներուն, հանեցին իրենց կօշիկները, կօշիկները հագնիլ կը նշանակէ երթալու պատրաստուիլ, Ել. Ժի. 11. Գործ. Ժի. 8. կօշիկները հազցունել, ծառելով քակել, կամ վերցնելով պահնել, խնարհագշյն սպասաւորաց գործ եր. նոր գնուած արդի մը առաջին գործն էր իր աերոց կօշիկները հանել, և կրել զանոնք. Երբեմ աշակերտք պյու ծառայութիւնը կ'ընէին իրենց վարգապիտներուն, և պատիւ կը համարէին զայն. ուստի կ'ըսէր Ցոյհաննէս Մկրտիչ թէ չէր արժանի Յիսուսորի կօշիկներուն խրացները (կտղերը) քահել կամ կրել զանոնք, Մատթ. Գ. 11. Մարկ. Ա. 7. Տես և Ոտք բարին տակ ոտք լոււալ. Աղքատք ընդհանրապէս ըսկ կ'երթային, բաց ոչ այնպէս հարուստք, բայց եթէ ի շան սպա, ի թագ. Ժի. 30. Եւ. Ի. 2-4. Եզէկ. ի. Դ. 17, 23. Իսրայէլացւոց ընկերն հաշտութեան սկեզրը ով որ սպացւած մը կ'ուզէր վ-

ճառել ուրիշն, կօշիկը կը հաներ և կու տար գողզին վկաներու առջեւ ի հաստատութիւն վաճառման, Հըռութ. դ. 7-11. Հըռէյք օրէնքը կը պատուիրէր նաև որ, եթէ տագր մը չէր ուղեց առնուլ իւր հանգուցեալ եղբօր կինը, կինը կը հաներ իւր տագեր կօշիկը և կը թքնէր անոր երես, Բ.ՕՐ. իւ. 7-10.

Հողամաղ, թռչուն ըրոյին, Ղ.Կ.Տ. ԺԱ. 17, սագի մեծութեամբ, կ'ապրի ձկամրդ զըս կը բռնէ մեծ յաջողութեամբ, և է այնպէս որկորեայ և շատակիր, որ առակ եղած է առութեամաղ:

Հօվեր, Մատթ. իդ. 31: Պազեստինու տիրող հովերն ընդհանրապէս արեմ մտեան են, կամ մանաւանդ հարաւային արեմ մտեան, Ղ.ուկ. Ժ.Բ. 54: Բայց կը փէտ երբեմ նաև հրեհիսային հով, Ցոր. Լ.Յ. 9, որ, ինչպէս ինն առեն էր, այժմ ևս է կարապես պարզութեան օդոյ, և կը հաստատէ Ալուկաց Խ. Համարին հովոք թէ Հիւսիսային հով անձրեւ կը ցրուէ, Եւրակիկիլոն կամ ուղուցիկ հովմ կոչուած մըրկանից հովին համոր տես այս բառը:

Բայց ի Ալուրը Գիրս յաճախագոյն յիշուած հովն է "արեւեան հովը", "որ կը նկարագրուի իրեւ կիզիչ և ցամաքեցուցիչ պաղոց, Մնադ. ԽԱ. 6. Եզէկ. Ժ.Բ. 10. Ժ.Բ. 12, նաև երրեւ սաստակաչուն, Սաղմ. ԽԸ. 7. Եզէկ. Խ.Յ. 26. Ցով. 7. Տ. Այս հովը կը հոչուի նաև իորշակ, Սաղմ. ԺԱ. 6: Իորշակն է այն տաք և նեղացուցիչ հովը որ կու գոյ ի հարաւայ արեւելից, և կը փէտ մտեաւանդ ամառուան ջերմ և շր ամիսները: Ալուպէս դարով Արարից անապատէն, կը սաստկացնէ ամռաւաւան առըր և երաշըր, և ընդհանուր թռչութիւն և տկարութիւն կը բերէ: Ելի Սմիթ որ իորշակն փորձն առաւ ի Պէյրութ՝ կը նկարագրէ այս հովը իրը նման և գրեթէ նոյն Շիրքքայ կոչուած իորշակն զըս ըղփորձն առած էր ի Սալթա, և որ կը փէտ նաև Ալկելիա և իտալիա, սա աարերութեամբ միայն որ, Շիրքքայ ծավուն զրայէն անցնելով կը սանայ բաւական իսնաւաւթիւն:

Արարացիք կորշակը կ'անուանեն Ալման, Թուրքերը՝ Սամիլէլի, և Նդիպտացիք՝ Գամմին, և գարերով համարուած էր իրեւ հոզմ ժանառ որ յանկարծ առնելով կը տաներ անապատ մարդիկ և կարաւաններ, գրեթէ առ ժամապյն կը սպաննէր զանոնք իւր թռչուառ և հեղձուցիչ շնչով: Բայց վեր ին ուշիմ ճանապարհորդք միտ դնելով տեսան որ այս հովը չունի ամենեկին թռչուաւոր ազգեցութիւն: Ես արդարեւ կարի տաք և շր, որ արտագ արտագ ի շորի կը թուծէ հասարակ մաշկեցն հանգապակներու ջուրը, կ'արդիկէ մարմնոյ արտաշնչութիւնը, քիմկը և կոկորդը կը չորցնէ, և կու տայ տագնապ և պարտասում: Որովհետեւ շատ անգամ կը փէտ սաստիկ գոռալով, փոշին և մանր աւազը երկինք հանելով կը մթացնէ օղը որ իրը թէ որրորդած կը թուի, և արեգակն իրը կողոպատեալ իւր ճառագայթներէն կ'երեւ իրեւ հրեցէն գուն որ: Մարդիկ և անսասնը մանկամայն մեծապէս նեղուելով կը ինդրեն ապաստանարտն: Ուղտերը կը դարձուն իրենց գաւակը և իրենց գուլեր կը պահն գետնին մէջ: Խորշակին հետշատ անդամ թաթառ կոչուած պատասկ հովը աւազն ու փոշին կը վերցնէ իրեւ սիւն որ կը բարձրանայ և արտագ արտագ կը շարժի դաշտին գոյս: Այս մըրկին կը նանացնէ Յովկէլ մարգարէ Ալսուծոյ ահաւոր օրը: "Երկնից մէջ ու երկրի վրայ նշաններ պիտի դնեմ" արիւն և կրակ և ծուխի սիւներ, արեւ խաւարի պիտի գառնայ ու լուսինը արիւնի, Ցավէլ. Բ. 28, 41. Գործ. Բ. 19, 20:

Թամարն կը նկարագրէ խորշակի ուրիշ մէկ տեսակը, որ տւելի հեղձուցիչ է քառ մինչեւ ցարդ յիշուածները: "Երկինք կը ծածկուի ամպերով", և ազուն փայլատակունք կը խաղան օդին մէջ, բայց ոչ անձրեւ կոյ, ոչ որստում և ոչ մըրբիկ: Բայց ասպին անտանելի է: ամէն ճանապարհորդ կը խոզրէ ապաւէն, թռչունք կը զողին մութ տեղեր, հաւք կը հետ բերանարաց զատերուն տակ, և բնաւ կենանին մը ի շարժման չէ:

Հավիւ, Արէւ էր հովիւ խաշանց,

Մննդ. Դ. 2. ինչպէս նաև հին նոհապետաներէն շատերը։ Երբ մարդիկ սկսան բազմանալ և այլքայլ գործերով գրազիլ, Յուրազ որդի Ղամերոյ եղաւ հօյր, այսինքն հիմնիչ խաշարածաց և գրանուրնակաց, Մննդ. Դ. 20. Հին նահապետաց հարսութեան մեծ մասն հօպք և անգեռայք էին, որոց ինամ կը տանէին որդիք, գոտերը և ընդուժինք նոցա։ Ռաբէլ, կին Յակոբոյ, էր խաշարած, Մննդ. Իթ. 6. որդիք Յակոբոյ, նախահարը ասան ցեղից Խորայիլք, էին նոյնակու հօվիւ. Հօվիւ էր նուև Դաւիթի, Խորոյիլք Բագասորը, Ասպմ. Հթ. 70-72. Հովուսնթիւնը մեծապէս կը գովուի ի Սուրբ Գիրք, Ղուկ. Բ 8-20. Թագաւորաց ժամանակը Հօվիւներու գլխաւորներէն ուսանը մեծ պաշտօններ կը գորէին, Ա. Թագ. Իլլ. 7. Դ. Թագ. Գ. 4. Ա. Մննց. Իլ. 29-31. Ի Պազեռափին և ի շրջակայոց, բաց յայնցանէ որ խաշնարած էին, կային և կանակաւուն բազմութիւն քանարածակաց կամ Թափուռական հօվուաց որ հտոտառուն բնակութիւն չունին։ Այս վրանարնակը ունէին շատ անդամ ընդարձակ արօտներ պյլեպյլանգիր, և ի սահպել հարկին արօտէ յարօս կը ասոնէին իրենց հօտերը, Մննդ. Լի. 12-17. Ընդարձակ անառատաներուն մէջ յարելց և ի հարտաց Պազեռափին կը գտնուէին շատ աեղիր որ ձմեռը և գարնան ծածկուած էին արօտով, Ել. Գ. 1. Ասպմ. Կի. 12. Բայց ամառաւան առօքը կը չորցնէր նաև պյն անպատճառներուն արօտը, և կը սահպէտ Հօվիւները և անոնց հօտերը երթալի ի ինձիր հօվուաց և յօրոքը տեղերու։ Հզը և հարուած հօվիւ նահապետներ, ծառաներու և աղաքիրներուն աեր, յարգի և պատուական յաշա ամենեցուն շատ տեղ յիշուած են ի Սուրբ Գիրք, Մննդ. Փ. 14-24. Իլ. 22-32. ԻԶ. 13-16. Լ. 43. Յոք. Ա. 3.

Ասաւած երրեմ կ'առնու խրայիլք հօվիւ անոնք, Ասպմ. Զ. 1. Իթ. 10. Նաև թագաւորը, թէ ի Սուրբ Գիրք և թէ ի հին մատնապիր կը հոշիւն հօվիւք ժողո-

վրդեան։ Մարգարէք շատ անգամ կը յանդիմաննեն “իսրայելի հօվիւները”, որ կ'արածէին թագաւորները, որ կը հովածէին զանձին և ոչ իրենց հօառը, զոր մատուանդ կը նեղէին, կը ասնցէին, կը խարէին և կը մնլրեցնէին, Եղեկ. Լ. Դ. 10. Նշյալքէ Քրիստոս, իրք Մեսոր, կը կաշուփ շատ անգամ հօվիւ, Զոք. Փ. 7. որ և կ'առնուանէ զինք Բարի հօվիւ, որ իւր կեանքը կու առյ ոչխարներուն համար, Յովհ. Ժ. 11, 14, 15. Պօզոս կը կոչէ զՔրիստոս “ոչխարներուն մեծ Հավիւք”, Երը. Ժ. 20. և Պետրոս կը կոչէ զիա “Հավուապետ”, Ա. Պետր. Ե. 4. Քրիստոսի պաշտօնեաները նոյնակու հօվիւն են, Երեմ. Գ. 15. ԻԳ. 3. Եփես. Դ. 11. Յովհաննու Ժ. 1-16 համարներուն մէջ Քրիստոս կ'ըսէ թէ բարի հօվիւն իր կեանքը ոչխարներուն համար կը դնէ, թէ կը ճանշայ զանոնիք և անոնք կը ճանշան զնա, թէ կը լսն անոր ձոյնը և անոր եանէն կ'երթայ, թէ որ կրնայ տանուզ զանոնիք անոր ձեռքէն, և թէ հօվիւք կը կոչէ զանոնիք յանուանէ։ Որովհեան առնց երկին սովորութենէն առնուած որինակներ են, մեզի պյնչափ ազգայ չեն թուրի ինչպէտ կը թոււէին Ցետուսի աշակերտներուն որ ամէն որ կը աենանէն հօվիւներուն վարութիւններուն հետ։ Արեւելք պատպա արգի ճանապարհորդք հանութեամբ կը հաստատեն Ասորք Գորց Ծննդարութիւնը նաև պյու մանձ պարտգաներու մէջ։ կը աեսնեն թէ հօվիւք ոչխարներուն առնէն կ'երթայ, և թէ ամէն ոչխար իսկոյն կը մոզէ հօվուին եանէն Երը կը կոչուի իւր մատօւար անօւամբ։ Ա. Թագավան կամ չար հօվիւք կը մանձայ ոչխարը, և գողը կը մանէ ոչ թէ գաւաճին կամ փարափին գուանէն, այլ ուրիշ ճամբան կը ուղրի նիրա։ Տես Ուշ խար։ Սուրբ Գիրքը հաւատարիմ հօվուաց գեղեցիկ յատկաւթիւններուն օրինակաւ կը ցուցին Քրիստոսի ինասպին առ հօտ իւր հօվիւքը պատուանու էր իրեն յանձնաւած ամէն ոչխարի համար, Մննդ. Լ. Ա. 39. Ել. Իթ. 12. Յովհ. Ժ. 28. Կա-

րու էր մեծ քաջասրտութեան և համբերութեան, լինդ. լ.Ա. 40. Ա. թագ. ժի. 34, 35. Յաց. ժ. 15. մեծ զուբը կը ցուցնէր աշար ոչխարին, և գառիքը կը կրէր իւր բաղկաց վրայ, լինդ. լ.Գ. 13. Ես. թ. 12. Մարկ. ժ. 14, 16. կը գնառէր կորսուեալ ոչխար և կը բերէր զատիկամբ "մահօւան շուքին ձարէն" դալար խօսերու վրայ և յատակ ջուրերու բազ, Սաղմ. իԳ. Ղ.ուկ. ԺԵ. 4-7.



Հավը, հանաձեւ լեռան Աէկը լեռանց շղթային մէջ, յարեկից Արագածի, ոյսինքն պին մեծ հսկան որ կը ձգուի Մեռեալ ծովէն մինչեւ Եղանեան ծոցը: ևր նմանի անկանոն ձեռվ կարուած կռնի, երեք ապառառուած կառարիներով, և կը նայի ամպյութեան մը վրայ ուր կան բարձունք և փափէ, ձորք և անապատը: Այս լերան վրայ մեռաւ Ահարոնի ներկայաւթեան եղորդ և սրգւոյն միջն. թօւ. ի. 22-29. լ.Գ. 38. Տակաւին կը կոչուի ձեռէլ նեղի Հարուն, ոյսինքն լեռան Ահարոնի մարգարէին. և լերան գուսէը կոյ մահմատակնան գերեզման մը իրը գերեզման Ահարոնի, աւելի հին շինուածոյն մը բազ որ թերեւ Ահարոնի թազման անեղն է:

Հաւա, երկիրն ուր կը բնակէր Յօր, Յօր. Ա. 1. Երեմ. իԵ. 20. Ողբ. Դ. 21: Եօթանառուանք կանուաննեն Աւախաս: ևր թառի թէ եր յԱնպատան Արարիա, ի մէջ Պաղեստինու, Եղովնոյ և Եփրատայ, և հաւանականապէս ոչ կարի հեռէ Ե-

դովմոյ սահմաններէն: Սաղյդ չէ թէ Հուսիք բնակիչք էին սերունդ Հուսոյ սրգւոյն Արամոյ, թէ Նպասվոյ սրգւոյն Հուսոյ, և կամ Հուսոյ Բառեցւոյն, լինդ. ժ. 23. իԲ. 21. Լ.Զ. 28: կ'երեկի թէ Հուսիք բնակիչք շատ բան գիտէին ճշմարիս Ասունց ծոյ և առարինութեան եւ կրօնից սկզբանց վրայ:

Հուտիքիս, լոյնութեան Տիւռու, թարք Մովսիսի, և միամար որդի Եղիազարոյ: Հուափիսոյի որդւոց բաղմութիւնը կը յիշուի իրեն նշան ասուածային օրհնութեան, Ա Սնաց. իԳ. 47:

Հուեմիտա, հոււր, նոյն ընդ Քիոն: Տես Ա.ման. Ե. 26, և Գործ. Ե. 43: Տես Քիոն:

Հուեգիս, այժմ թէմճիոյ, մայրաբաղաք գուտարին վերին կալաբրիչյ, իստալիոյ հարաւային արևելուան ծայրին մօտ ծովեղերը, Անկիլիոյ Մեսոփիտան քաղքէն ութ մզնդէպ արևելեան հարաւ. Պօզոս ի նաւարիկն ի Հովմը ելու հոս ի ցամաք, Գործ. իԸ. 13, 14: Հուեգիսին երեկիլ քաղաք էր առ նախնիու: Այս քաղաքն հիմա կիսուեր է ի պատշաճ երկրաշարժին որ եղաւ 1783 ին, և շունի աւելի քան ութեասոն հազար բնակիչ:

Հուեւմ, պաշաճնեյ թագաւորին Պարսիկ ի Ասմարիա, երբ կը շինուեր երկրորդ տաճարը. նենգտուոր նամակով մը հանել առուաւ Հրավարտակ գագրեցնելու առաջարին շինութիւնն առ ժամանակ մի, ոյսինքն իրը երկու կամ աւելի ամօք յաւած քան 520 նախ քան դիր. երբ նորէն սկսուածը, Եղբ. Դ. 8:

Հուզպս, կղջի և քաղաք անուանի յարեկելու: Հին անուան էր Ոփիսոս: Նորագյն անուանը կ'անարիկէ հան անող գորդից առատութիւնը և գեղեցկութիւնը: կղջին է երր քառասուն մզնն երկայս և հնդեատան մզնն լոյն: ունի անտառախիա իւնաներ և շատ պաղաքեր հովմաներ: Հուզոն քաղաքը, կղջւոյն հիւսիսոյին արևելեան ծայրը, եր մին ի ն անաւոր քաղաքաց Յօնաց: Անսւանի էր կողսոս կոշուած պղնձէ պատկիրին պատճառաւ որ էր հա-


բիւր հինդ սուբ բարձր, զսր շինեց քարես կիւնդացի, կը կինար քաղ-քին նաւահանգստին բերանը, մար-մարինէ վաժ սուն սեանց վլոյ, և յիսուն և վեց տարի միայն տեեց, յետոյ կործանեցաւ երկրաշարժէ, բարերար կոչուած Պտղոմեայ, Եգիպ-տոսի թագաւորին ժամանակի, որ սկսաւ թագաւորել 244 ին նախ քան զի՞ր: Երբ Պօղոս եկաւ Երևանաղէմ յամի Տն. 58, ոյցիւլութիւն ըրաւ Հառովոնի, Գործ. ԽԱ. 1. Այժմու Բոուսան և քաղաք պարապաւոր ըստ ոճոյ Թուրքաց, ունի իրը 45,000 բնակիչ և երեկի վաճառակինութիւն: Ծոդսսի օդին մաքրութիւնն առակ եղած է, և կիմոն շատ պարզ է:

Հռովդէ, լուր, եր մանուկ աղա-խին Ցովհաննու Մարկոսի մօր Մա-րեմնյ տունը, երբ Ուերոս հրաշիւք ազատեցաւ բանտէն, Գործ. ԺԲ. 13:

Հռովդ, կրնայ օսուսի թէ Հռովդ քաղաքն է քան զայլ ամենայն քա-ղաք երկրի նշանաւոր, քանի եղաւ երկայն ժամանակ աէր Հեթ անսն աշ-խարհի, և յետոյ դարերով եղաւ զլխաւոր եկեղեցական մայյրքազաք անուաննեալ Քրիստոնեայ տշխարհին, Շինուած էր առ Տիկ եր գետով իրը Հնգետասան մղոն հեռու Միջերկ-րական ծովին, ի դաշտին որ հիմո կը հոչուի դաշտ Հռովմայ: Հռովմի մեծագոյն փառաւորութեան ժամա-նակը քաղքին պարփակներն էին գրե-թէ քանի մղոն շուրջանակի, և կը փակէին իրենց մէջ անուանի եօթն բրուրները, որոց վրայ կը խօսին քեր-թողք Հռովմայեցաց, Յայտ. Ժէ. 9: Նկարներով և անդրի պատկերնե-րով զարդարեալ շինուածներուն փո-առառութեան կողմանն է զեր ի վերց եղաւ Հռովմ քան զայլ քաղքաքս, և կ'ըսուի թէ ունինք իրը երկու միջին բնակիչ: Անուանի էր արուեստից և զեղիսութեան մէջ յառաջադիմու-թեամբ, բայց ևս առաւել աշխար-հակալութեամբ: Գրեթէ ամէն ծա-նօթ ազգի կողազուար և գերեալ իշխանները նպատակնեցին այս կայսե-րական քաղքին մեծութեան և պայ-ծառութեանը: Բայց նուածեալ ազ-գաց աստաւածներուն տեղի չորս-

սւած էր Հռովմ պաշտուած հազա-րաւոր գից մէջ, և մազպուրդին էր անհնարին սնապաշաշ և բարչյիւր զեղ յյժմ: Հեթ անսոսական ազ-կանութեան քստմնեթի նկարագիրը զըր կու առ Պօղոս առ Հռովմային թիթեան լութիւն Ա. 21-32 համարներուն մէջ՝ ըստ ամենայնի կը հաստատեն նյուն իսկ Հռովմայեցի մատենագիրը:

Հռովմ հիմնեցաւ 752 ին նախ քան զի՞ր: ի Հասմուլոսէ, և ժամանակ մը զարուեցաւ թագաւորոք: Եթե մեր-ժելոյ Հռովմայեցւոց զՏարկուինոս, կառավարութիւնը արուեցաւ երկու հիւրատոսաց որ ամի ամի կ'ընա-րուէին, և կառավարութեան պյու ձեւ տեղ հարիւրաւոր տարիներ, և յետոյ ուրեմն վարչական իշխանութիւնն անցաւ ի ձեռս միահեծան, իշխանաց: Յուլիոս կայսր նախ ա-ռաւ միահեծան իշխանութիւնը, ա-ռանց առնլոյ զանուն ինքնակալի կամ թագաւորի: Ազգական նորա Նկատակիս, որ յետոյ Օգոստոս կոչ-ւեցաւ, առաւ ինքնակալ անունը յամին իրը 30 նախ քան զի՞ր: Ա-սովուու եկն, յաշխարհ Փրկին մեր: Յաջորդ ինքնակալը Հռովմայ որ պյու ատենուան ծանչթ աշխարհի մեծա-գոյն մասին տիրեցին՝ մեծաւ մասամբ նշանաւոր եղան իրենց անազորու-թեամբ, անառակութեամբ և ցոփութեամբ մինչեւ կստանիքի-նու, որ ընդունեցաւ Քրիստոնէու-թիւնը և ըրաւ զայն իր աէրութեան կրօնը: Փոխելով կայսերական ա-թուն ի կոստանդնուպոլիս, յամի Տն. 328, մահացու հարաւածը տուաւ իշխանութեան և ազդեցւութեան Հռովմայ, որ պյուու հետեւ եղաւ մոյրութազաք արեմանեան եկե-ղեցւոյ: Բայց իրը ի վեր մահացու քաղաք, ստացաւ Հռովմ առ պյու պահպի զօրութիւն մը որ առ-կաւին կը տեսէ կաթողիկ երկիրներու մէջ, բայց առած է իւր մահացու հարուեծն ի ձեռն բազրութանա-թեան, և մտաց լուսաւորութեան որ անտի հետեցաւ: Զարգիս երե-ւելի է Հռովմ մանաւանդ իւր առա-ջին մեծութեան չքնաղ աւերակեն-րով, որպիսի են մէհեանք, կոթ ոչք, հասարակաց բաղանիք, ջրմուղք:



ԱՆԻՐԱԿԻ ԿՈՂՈՍԸՈՒՆԻ Ի ՀԱՌԱՎՄ

յազթական կամարը և թէտրոսնը : Գերի ի վերոյ է նաև ցարդ իրրւ զանձարան գեղարուեատից : Ունի եկեղեցիս երեք հարիւր վաթսուն, յարոց մին է Արբորի Պետրոսի եկեղեցին որ մեծագոյն եկեղեցին է յաշխարհի, և սրբչ արդարք պանծալի եկեղեցինք : Ի Հռոմմ կան նաև մեծամեծ մատենագարաններ, ինչպէս է մասնաւոն Ատարիկանու մատենագարաններ, անժիւ թանգարաններ և մուսարունք լի ընտիր պատկերք և անդրեաք, թող պալատները, ամառանոցները, դպրոցները և հիւանդանոցները :

Հին կտակարանին մէջ Հռոմմ յանուանէ յիշուած չէ, Պանինին մարդարէտական աեսկան մէջ միայն, Գուան . Բ. 33, 40. Է. 7, 19. այլարանօրէն ակնարկուած է Մինչև այն ժամանակը որ Հին կտակարանին կանոնը գոցուեցաւ, պայինքն մինչև 400 նախ քան զի՞ր, Հռոմմայեցիք պայնափ հետու առածած չէին իրենց իշխանութիւնը մինչև յոյսոնի ծանօթանալ Հրեից . բայց ի Գիրս Մակարպիցւոց և նոր կտակարանին մէջ Հռոմմ ոտէպ կը յիշուի : Տես Ա Մակար . Ը. Առաջին դաշ-

նակցութիւնն ի մէջ Հրեից և Հռոմմայեցւոց եղաւ ի ձեռն Յուդայի Մակարէի, 162 ին նախ քան զի՞ր : Եղրայր Յուդայի, Յովհաթան, նորոգեց այն դաշնիքը 141 ին նախ քան զի՞ր : Եւս այսորիկ Հռոմմայեցիք ի մօտոյ յարարերութիւն ունեցան ընդ Հրեայս, ոչ միայն առ Հերովդիւք, այլ և յետ որոյ Հրեաստան եղաւ նահանդ Հռոմմայեցւոց, մինչև ի սպառիտութիւն Հրեից իրենց երկրէն : Հռոմմայեցիք երիցս առին զիրուսաղէմ : Նախ առ Պամպէիւ : 63 ին նախ քան զի՞ր, գարձեալ առ Սսիփոսիւ : 33 ին նախ քան զի՞ր, և հուսկ ուրեմն առ Տիտոսիւ : յամի Տի . 70, երբ քաղաքն ու տաճարը միանգամայն յաւեր գարձան : Տես Հրեաստան :

Հազարաւոր Հրեայր կը ընակէին հին ատենն ի Հռոմմ, ուր, ինչպէս հիմա, քաղքին մէկ մասը յատկացեալ էր անոնց, և ունեին արտօնութիւն պաշտել իրենց ազգովին կրօնքը : Ասոնց, ինչպէս նաև Հռոմմայեցւոց մէջ, Աւետարանը մնաւ զտականուի, թերեւ անոնց ձեռքով որ էին յերսուազէմ զննակաստէի օրը,

Գործ. Բ. 10. Առ կղողեաւ, յամի Տն. 50, Հրեայք և Քրիստոնեայք միանդամյն արագսնեցան ի Հռովդայ. և առողջութ թափն լինել Ակիւդա և Քրիսկիդա, Գործ. Ժի. 2. Հռովդ. Ժջ. 3. Երբ Պօղոս կը գրեր իւր թաղթն առ Հռովմայցիս, յամի Տն. 58, Հռովմի Քրիստոնէական եկեղեցւոյն հաւատքը հաշուկեալ էր ամենայն ուրեմք, Հռովմ. Ա. 8. Ժջ. 19. Յամի Տն. 61, ուրիշ սաստիկ հալածուն ելաւ Քրիստոնէից դէմ ի Հռովմ առ Նիրոնիւ: Այս հալածանց ետեւն եկան այլք աւելի կամ նուազ սաստիկ, ժամանակ մը միջոց առավզ, պյանուս որ մինչեւ կոստանդիիանոս Մեծ առան հալածանք կը հաշուաւին:

Կրցոսէոնի տեղը, որոյ պերճ աւերտինը այս հին աշխարհակալ քաղքին մեացորդներուն մէջ քան զայլ աւելի հիացուցիչ են, եղած է աեսարան ոչ սակաւ քրիստոնեայ մարտիրոսոց կրիստոնեան ընդ գաղանս, և այս գետինը քանի քանի անգամ արգելոք ծծած է զորիւն հազարաւոր քաջ նահասակաց, արանց և կանանց և աղասյոց, որ յանձն առած են, սմանք գողարվզ պյանք եխզակելով, բոյց ամենաերին քաշարու, կրել զմահ մանաւանդ քան ուրանալ զիրիստոս: Կողոսէոն կայուած անզը շինուած էր լինել աեսարան սուսերամորտից, և կ'ըռուի թէ այս շինուածին համար հընդգետուն հազար գործաւոր աշխատեցաւ տարի: Էր շինուած ձուածն, 620 ոտք երկոյն, և 513 ոտք լոյն: առարութիւն ասպարէզին էր 290 ոտք երկոյն և 180 ոտք լոյն, մին քան զմիւն բարձր շատ կարգ նասարանզք, որոց բարձրագոյնը, որ միանդամյն յետին էր, 160 ոտք ի վեր էր գետնէն: Այս մեծ ամֆիթէատրոնը կ'ըսուի թէ աւելի նիստ ութուն հազար հանդիսաւակաց համար: Այս շէնքին աւերտինը, յորչափ նետն, պիստ ըլլան արդարեաւուր, յուշարար հիթանսական բարձրարարութեան:

Հռովմայցիս, թռալք առ, գրուեցաւ ի Պօղոս ոյն երեկ ամուսան մէջ զբ թաց Պօղոս ի կորնթոս,

պյանին՝ յամի Տն. 58, յառաջ քան զերթալ իւր յերուսաղէմ, Հռովմ. Ին. 23: Տես և Գործ. Ի. 2, 3, 16. Հռովմ. Ժջ. 23. Ա կորնթ. Ա. 14. Բ Տեմ. Դ. 20. Այս թաւզթը քան շայլ թաւզթս Պօղոսի կարեոր է, գիտնական կերպով և փաստերով գրուած: Կյալիւոր առիթ առաքելցն այս թաւզթը գրելու, ինչպէս կը աւեսուի, եղած է կարծեաց հակառակութիւնն ի մէջ Հրեայ և հեթանոս հաւատացիցը: ոչ միոյն ի Հռովմ, պյկ պյլուր: Հրեայն եղ համարէր զինք առանձին շնորհեաց իւր ի վերց քան զէթանոսն, և հիթանոսն, ընդ հակառակն, չեր ընդուներ Հրեան առաւելութիւնը: և կը գգէ կամակէր լսել Հրեան ոյս պարծակնը: Ուստի առաքեալը: թաւզթին առաջին հինգ գլուխերուն մէջ, կը ցուցնէ թէ ամբողջ մարգիպին ազգը զեղծեալ և ընդ դատապարտութեամբ է, և թէ ոչ Հրեայն և ոչ հիթանոսն սմբի ի ընէ առանձին շնորհ կամ անձնական արժանաւորութիւն, պյլ թէ երկարանչիւն կ'ընդունի ամեն պարզեց լուսնիշխան շնորհքէն Քրիստոսով, քանիզ Քրիստոս է միոյն մեր որդուունիւնը: Յետայ կը սկի առաքեալը ցուցնէլ թէ Քրիստոս մեր որդունիւն է, և կը ցատաստունէ ձրի արդարացման վորդագունդութեան հակառակորդներուն որ կը զնդէրն թէ այս վորդագունդութիւնը կը բաշալիք մեղքը, և թէ Աստուած իրաւունք շունի պյանքէ վարուիլ ընդ մորդկան: Ժ. և ԺԱ. գլուխերուն մէջ Պօղոս կ'աւզէ իւր խօսի առ Հրեայս: Թաւզթին շնորհեալ մատին մէջ որ յորդուուկան է առաքեալը կը ցուցնէ գործնական կանոններ որ շտա կարեոր են ըոլոր Քրիստոնէրի համար:

Հռաւը, յոդէու, կին Ապօլոոցի, որ իւր սկիսով նշանակաւ գառնալով ի Հրեաստան, հաւանականապէս Գեղեցինի գատաւորութեան ժամանակ, քիչ ետքն անսնանցաց ընդ հասու, ազգականն նյուեմայ: Այս ամենանութիւնն սերեցաւ Դասկիթ, և ի Դասկիթ մեր Գրկին Ցիստու Քրիստոս, Ստաթ. Ա. 5:

Հռաւրայ, գիրք, կը պարունակէ այս պատմութիւնը, և դրսւած է շաբաղը և գոտոր սօսիք: Հեղինակին նպատակն էր, անտարակցոյ, Դաւիթթ թագաւորին ազգարանութիւնը ցուցնել Գիրքին սկիզբը կ'ըսէթէ այս պատահեցաւ մինչ դատաւորը կ'իշխէին իսրայելի: Աւստի կը հասկցուի թէ Տեղինակին ժամանակը գագրած էին զատաւորը: Գիրքին վերջը կը յիշուի Դաւիթի անունը, և այս կը ցուցնէ թէ գիրքը քան զիաւիթ, այսինքն քան 1060 նախ քան զիր: Առաջ չէր: Հռավթայ գիրքը մեր Առանձնաշահն մէջ կու գոյ յետ գրոց Դատաւորաց, իրրե յաւելուծ նորա: Հին հայրերէն շատերը Դատաւորաց և Հռավթայ գիրքիրը մէ կը հաշուեն: Հռավթայ պատմութիւնը կը ցուցնէ այն ժամանակին ողարտ և զարգ բարբը, և Հրէտանն օրինաց մեզ և ողարմած ոգին, կ'ակնարկէ Աւետարանին պարզայ ծաւալումն հեթանօսաց մէջ, և գեղեցիկ օրինակ է Աստուծոյ ինամոտ անութեանն առ ընտանիս, և օրհնութեանց որ կը բզին յորդիսկան դից և յառ Առաւել հաւատայ:

Հսկաններ: Ոմանք կը կարծէն թէ առաջին մարդիկ էին յազթանդամ և հաստարազու քան զայժմու մարդիկ, քանզի երկայնակեցութիւնն ընդհանրութէ արդինք է մարմնոյ յազթանդամն թեան և ուժոյ: Բայց գիտենք թէ կոյին հսկոյք և ցեղք հսկոյից նաև յորմէ հետէ մարդկային կենաց միջին երկայնութիւնը համառօտեցաւ մեծապէս: Սակայն կ'երեի թէ այն հսկոյք կարգէ գուրս էին, և եթէ դատինք նվազաւոր մասմաներէն և հին ժամանակին զատաւորաց մասնակին զրահներէն և գործիներէն որ գերեզմաններու, նախիներու և թաղեալ բաղադրներու մէջ կը դառնուին, հարկ է բանել թէ մարդիկ ընդհանրութէ քան զայժմու մարդկային հասակն աւելի բարձր հասակ չունեցան: Բայց կոյին յառաջ քան զիրէնեղն, Մհանդ: Զ. 4, հսկոյք, որ ծնան տարրեր ընտանեաց ամսւանութենէ, և էին արաւորդյ քան զափարականն անարքէ մարմնով, ուժեղք և անրզ-

դամք: Զինք ջրհեղեղին կը յիշուի իսրաֆայիթներուն ցեղը, Մհանդ: Փ. Դ. 5. Եթու Ժ. 15. ասոնց ազգական էին իսրաֆ, նախկին բնակիթք Մովարու, և Զանզումիթք Ամսնացւոց երկրին մէջ, Բ. Օր. Բ. 10, 20: Ուժէ էր այս ցեղին վերջիններէն մին, Բ. Օր. Գ. 11, 13: Յարեամից Մեռեալ ծովուն շուրջ զիերբրոնիւ և զփզըտացւովք կը բնակէին նախկիթք, ուրոց տեսիլ այնպէս դրզացւոց իսրայելացւոց լրաեսները, Թու. Ժ. 33. Եթ. Ժ. 21, 22: Այս ցեղէն էր Գոզգաթ և ազգականք նորա, Ա. Թագ. Ժ. 4. Ա. Մհաց. Ի. 4-8: Տես Շնակիմ, Գողիար և Ռափայիմ:

Հրաւաշ, որ կը կոսուի նաև նշան, պրանշիթք, այլուգքն հանդերձ, Գործ. Բ. 32, և կը նշանակէ այնպէս գերի վերցյ քան զիաստրակ օրէնո ընտօթեան մինչեւ ստիգել խառավագնելու Աստուծոյանունին միջամտութիւնը: Հրաշք տարրեր են այն զարմանալիք գործերէն զրո մասնաւոր մարդիկ կրնան ցուցնել պատիր արտուեստիւթ: Պաղանիք գիտութեամբ, կամ բնական օրինոց որ այն զարմանալիքը գործողներուն միայն ծանօթ են և ոչ պյուց: Հրաշշեները զրո Քիրոտաս գործեց այնպիսի էին որ Աստուծան միոյն գործել: Այն հրաշքները որպես կարգն էր, բարեկամոց և թշնամիաց: Կրնային խոտիւ քննաւիլ, և ունէին աստուածային նախարինաւութեան արժանի նպատակ: Վկայուած են յայզնիուի անձանց որոց բարբն ու վարբը կը պահանջն որ հաւատանք անսնց խօսքին: Նաև ի վկայութիւն այն հրաշչից հաստատւութիւններ, որ այն հրաշչ ժամանակէն մինչեւ ցարդ իր տեսն, և որոց նպատակն է նաև անմուռաց պահնել այն հրաշչից յիշաւակը: Գրիստոս իսկ յիշու իւր հրաշճներն իրը անժխտելիք ուղացւց իւր աստուածութեան և մեխական պաշտօնին, Մատթ. Թ. 6. Ժ. 4, 5, 23, 24: Յսդ. Ժ. 24-27. Ի. 29, 31: Ներկատու կախարդաց և ուստարգարէից ի հնութեան և ի նորումն իսրայելութիւնները, Բ. Օր. Ժ. 1. Մատթ. Ի. 7. Բ. Թես. Բ. 9.

Յայտ . ԺԳ. 13, 14 , շամին վերցիշեալ վկայաթիւնները , Աստուած մարդոց հրաշք գործելու իշխանութիւն կու տայ վկայելու համար թէ վարդապետութիւնը զոր այն մարդիկ կը սորվեցնեն , կամ պատգամը զոր կու տան նշանրիտ է , Գ. Թագ . ԺԲ. 38, 39 . Հրաշքն Աստուեց կնիքն է զոր չի դրաշմեր ստութեան վրայ , և թէպէտ սուռ նշանք սատանոյին և արքանեկաս նորա բաւական են խարբեցնել եթէ կարելի էր՝ նաև բնարեալ ները , „ բայց և այնպէս անհնդ որ ճշմարտութեամբ կը ջանան դիտանալ և ընկել Աստուեց կամքը՝ չեն խարս սիր այն սուռ հրաշքներէն : Որովհետեւ հրաշից գլխաւոր նպատակն էր վաւերացնել յայտնութիւնը սրով Աստուած կամեցաւ իմացնել իւր կամքը , այն հզըր գործքերը դադրեցան , երբ Ասոր Գրոց կանսը դոցւեցաւ և նդունուեցաւ , և Քրիստոնէութիւնը հաստատուեցաւ ընդհանուրը : Քրիստոնէութեան առաջին դարէն ետքը քիչ հրաշք գործաւեցան . և թէ պէտք պիտի ըլլայ՝ նորէն հրաշից , Աստուեց միայն գիտելի է :

Հետեւեալ ցանկը կը պարունակէ Սուրբ Գրոց մէջ յիշուած երեկոի հրաշքները , բաց այն գերբնական տեսիներէն կամ յայտնութիւններէն որովք ծանոյց Աստուած զինք իւր էր հին ծառաւներուն , նաև բաց ի հայիախնամնութեան այն անիմիւն նըշշաններէն որովք յայտնեց Աստուած իւր հզօր ձեւքը , և որ գրեթէ այնպէս անիկրասոյելի են ինչպէս բուն հրաշքները : Տես նուն Մարգարեաւ թիւն բառը :

ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻՆ ՀՐԱՇԳԻՆԵՐԸ

Արարտագործութիւն , Մննդ . Ա . Զբէղեղ , ընդ որում կից են բազում հրաշք , Մննդ . Զ . Լ . Կործանութեան Սոդսմայ , պյուղքն հանգեր , Մննդ . ԺԲ . Բ . 17, 18 .

Մորենին վառեալ , Ել . Գ . 2-4 . Մամիրի գաւաղանին յօն և նորէն ի գաւաղան գառնալը , Ել . Գ . 3, 4 . Ե . 10 .

Մավսիսի ձեռքը կը բարոսի . և կը բժշկուի , Ել . Գ . 6, 7 . Զուրին յարիւն փախուկլը , Ել . Գ . 9, 30 . Նեղոսի յարիւն դառնալը , Ել . Ե . 20 . Գորոք , և բարձութե նոցա , Ել . Ը . 6, 13 .

Մուն , Ել . Ը . 17 . Հանաձանձ և բարձութե նորա , Ել . Ը . 21-31 . Անասնոց կոտորածը , Ել . Ը . 3-6 . Ուռեցք և խաղաւարոք , Ել . Ը . 10, 11 . Կարկուտ և բարձութե նորա , Ել . Ը . 23, 33 . Մարախ և բարձութե նորա , Ել . Ը . 13, 19 .

Խաւար , Ել . Ը . 22 . Անդրանկաց մահը , Ել . ԺԲ . 29 . Կարմիր ծովան ճեղքումը , Ել . ԺԲ . 21, 22 .

Եղիպատացիք ծովասովզ կը Կորուին , Ել . ԺԳ . 26-28 :

Մեռայի ջուրերը կը բաղթանան , Ել . ԺԵ . 25 :

Լորամարդիք և մանանան , Ել . ԺԶ . Ազառածէն ջուր , ի Գորեր , Ել . ԺԵ . 6 :

Ամազէկ կը յաղթուի , Ել . ԺԷ . 11-13 :

Ամզեղէն սիւնը և կրակը , Թու . Թ . 15-23 :

Մարիամնւ բորոտութիւնը , Թու .

ԺԲ . 10 :

Կորիսոյ և բնկերներուն կորուսոր , Թու . ԺԶ . 28-35 , 46-50 :

Ահարոնի գաւաղանը կը ծաղկի ,

Թու . ԺԵ . 8 :

Ազառածէն ջուր , ի կադէս , Թու . Ի . 1 :

Պղնձէտ օձիւ բժշկութիւն , Թու .

ԻԲ . 8, 9 :

Բաղշանան էշը կը խօսի , Թու . ԻԲ .

28 :

Հարոււած յանապատին , Թու . ԻԵ .

1, 9 :

Ցորդանանու ջուրերը կը բաժնուին ,

Եւս . Գ . 10-17 :

Ցորդանան կ'առնու նորէն իւր ընթացքը , Եւս . Գ . 18 :

Երիքով կ'առնուի , Եւս . Գ . 6-20 :

Աքար կը յայտնուի , Եւս . Ե . 14-21 :

Արեգակն և լուսին կը կենան,
Յեւ . Ժ. 12-14.

Գեղեցնի գզաթը կը թրջի , Դատ .
Զ. 36-40 :

Մադիանացւոց պարտութիւնը ,
Դատ . ի. 16-22 :

Սամփոռնի քաջութիւնները , Դատ .
Ժ. 1-3 :

Դագոնի տունը կը կործանի , Դատ .
Ժ. 30 :

Դագոն կ'իշեայ տապահակին առ-
ջը , այլովքն հանդերձ , Ա. Թագ . Ե .

Տապահակին դարձը , Ա. Թագ . Զ. 12 :

Որոտում և անձրէ հնձոց ժամա-
նակ , Ա. Թագ . Ժ. 18 :

Ցերորդամայ ձեռքը կը դուսնայ ,
պայովքն հանդերձ , Գ. Թագ . Ժ. 4, 6 :

Անդանը կը պատափ , Գ. Թագ . Ժ. 5 :

Երաշտութիւնը , Գ. Թագ . Ժ. 6 :

Եղիա կը կերակրի առաւներէն ,
Գ. Թագ . Ժ. 6 :

Ալլորը և ձեթը կը շատնան , Գ.
Թագ . Ժ. 14-16 :

Մետանու մանուկը կը յանէ , Գ.
Թագ . Ժ. 22, 23 :

Զահը կը պատափ կրակով , Գ. Թագ .
Ժ. 36, 38 :

Անձրէն կը բերուի , Գ. Թագ . Ժ. 41-45 :

Մարդիկ կը կորումին երկնաւոք
Տրով , Գ. Թագ . Ա. 10-12 :

Ցորդանան կը ճնշդրուի , Գ. Թագ .
Բ. 11 :

Մահացու ջուրը կը բժշկուի , Գ.
Թագ . Բ. 21, 22 :

Տղաքը կը պատափին արջերէ , Գ.
Թագ . Բ. 24 :

Զուր կը տրուի , Գ. Թագ . Գ. 16-20 :

Ձեթը կը շատնայ , Գ. Թագ . Դ. 1-7 :

Տղան կը յանէ , Գ. Թագ . Դ. 32-
35 :

Նէման կը բժշկուի , Գ. Թագ . Ե
40, 11 :

Գեղեցիկ բարտութիւնը , Գ. Թագ .
Ե. 27 :

Երկաթը կ'ելէ ջուրին երեսը , Գ.
Թագ . Զ. 6 :

Ասորիք կը կուրանան , այլովքն
հանդերձ , Գ. Թագ . Զ. 18, 20 :

Մարդ մը յարութիւն կ'առնէ , Գ.
Թագ . Ժ. 21 :

Ասորիք կը յաղթուին , Գ. Թագ .
Ժ. 35 :

Եղեկիս կը բժշկուի , Գ. Թագ . Ի. 7 .
Սառւերը եա կը դառնայ , Գ. Թագ .
Ի. 11 :

Կրածութեան ախա յիսբայելի , Ա.
Մնաց . Ի. 14 :

Ցովան կը դահուի ձկան փորը ,
Ց. Ա. Ա. 17 . Բ. 10 :

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻՆ ՀՐԱՇՔՆԵՐԸ

Ասող յարեւլո , Մատթ . Բ. 3 :

Հսկին իրրե զաղաւնի , Մատթ .
Գ. 16 :

Քրիստոսի պահելը և փորձուիլը ,
Մատթ . Դ. 1-11 :

Քրիստոսի պյանոյլ հրաշքները ,
Մատթ . Դ. 23, 24 . Ը. 16 . Ժ. Ի .
14, 36 . Ժ. Ե . 30 . Մարկ . Ա . 34 .

Ղուկ . Զ. 17-19 :

Բարուք կը բժշկուին , Մատթ . Ը .
3, 4 . Ղուկ . Ժ. 14 :

Հարիւրապետին ծառան կը բժշ-

կուի , Մատթ . Ը. 5-13 :

Պետրոսի զքանիլը կը բժշկուի ,
Մատթ . Ը. 14 :

Մրրիկը կը դադրի , Մատթ . Ը .
23-26 . Ժ. Դ . 32 :

Դեեր կը հանուին , Մատթ . Ը .
28-32 . Ժ. Տ . 32, 33 . Ժ. Ե . 22-28 . Ժ. Ե .
14-18 :

Անդամայոյձք կը բժշկուին , Մատթ .
Թ. 2-6 . Մարկ . Բ. 3-12 :

Տեսատեխին բժշկութիւնը , Մատթ .
Թ. 20-22 :

Այլրուսի դուստրը կը յանէ ,
Մատթ . Թ. 18, 25 :

Կուրաց տեսութիւն կը տրսէի ,
Մատթ . Թ. 27-30 . Ի. 34 . Մարկ .
Ը. 22-25 . Ցովէ . Թ. 4-7 :

Համերը կը բժշկուին , Մատթ .
Թ. 32, 33 . Ժ. Ե . 22 . Մարկ . Ի . 33-35 :

Աշակերտոց հրաշագործութիւն-
ները , Մատթ . Ժ. 1, 8 :

Բազմութիւնը կը կերակրի , Մատթ .
Ժ. 15-21 . Ժ. Ե . 35-38 :

Քրիստոս ծովին վրոյ կը քալէ ,
Մատթ . Ժ. 25-27 :

Պետրոս կը քալէ ծովին վրոյ ,
Մատթ . Ժ. 29 :

Քրիստոսի պյանոյի բարութիւնը , այ-
լովքն հանդերձ , Մատթ . Ժ. 1-8 :

Հարկին ստակը ձկան բերնէն ,
Մատթ . Ժ. 26 :

Թղթնին կը չորհայ, Մատթ. Իլ. 19.
Հրաշք ի խաչլութեան, Մատթ.
իլ. 51-53.
Հրաշք ի յարութեան, Մատթ.
իլ. 4-7. Ղուկ. իդ. 6.
Զեանց որո, Ղուկ. Ե. 4-6. Յազ. Իլ. 6.

Ալյույն որդին կը յառնէ, Ղուկ.
Ե. 14, 15.

Հրաշք Յովհաննու պատգամաւ-
րաց առջև, Ղուկ. Ե. 21, 22.

Հրաշք եօթանասուն աշակերտաց,
Ղուկ. Ժ. 9, 17.

Հիւանդութեան ոդին բժշկուած
կիւը, Ղուկ. Ժ. 11-13.

Զրգողելցն բժշկութիւնը, Ղուկ.
Ժ. 2-4.

Մազքոսի ականջը կը բժշկուի,
Ղուկ. Իլ. 50, 51.

Զուրը կը փոխուի ի դիմի, Յազ.
Բ. 6-10.

Աղնուակոնին որդին կը բժշկուի,
Յազ. Դ. 46, 53.

Բեթչեղբա առազանին անդամա-
ւուծը կը բժշկուի, Յազ. Ե. 5-9.

Նաւը յանկարծ իւր տեղը կը հաս-
նի, Յազ. Զ. 21.

Ղազարու յարութիւնը, Յազ.
Ժ. 43, 44.

Քրիստոսի գայն առ աշակերտ-
ութ, Յազ. Ի. 19, 26.

Գենեկաստի օրուան որանչելիքը,
Գործ. Բ. 1-11.

Հրաշք ի ձեռն առաքելց, Գործ.
Բ. 43. Ե. 12.

Ի ձեռ կազին բժշկութիւնը, Գործ.
Գ. 7.

Անանիայի և Ասփիրոյի մահը,
Գործ. Ե. 5, 10.

Շատ հիւանդներ կը բժշկուին,
Գործ. Ե. 15, 16.

Առաքեալք կ'արձակուին բանտէն,
Գործ. Ե. 19.

Հրաշք ի ձեռն Ստեփանոսի, Գործ.
Զ. 8.

Հրաշք ի ձեռն Փիլիպպոսի, Գործ.
Ը. 6, 7, 13.

Խեեայ բժշկութիւնը, Գործ. Թ. 34.

Դորիս կը յառնէ, Գործ. Թ. 40.

Գետրս կ'ազատի բանտէն, Գործ.
Թ. 6-10.

Եղիմա կը զարնուի կուրութեամբ,
Գործ. Ժ. 11.

Հրաշք ի ձեռն Պօղոսի և Բառնա-
բայ, Գործ. Ժ. 3.

Կազը կը բժշկուի. Գործ. Ժ. 10.

Պիղը սդին կը հանուի, Գործ. Ժ. 18.

Պօղոս և Շիղոս կ'պատահին, Գործ.
Ժ. 25, 26.

Մառնաւոր հրաշք, Գործ. Ժ. 11, 12.

Եւակիսս կը յառնէ, Գործ. Ի.
10-12.

Իւին հարուածը չի կատար. Գործ.
Իլ. 5.

Գորդիսսի հսյրը, պյլսվքն հա-
գերձ, կը բժշկուի, Գործ. Իլ. 8, 9.

Հրեշտակ. թէ նըրապյեցերէն &
թէ Յունարէն բուն բառը կը նշա-
նակէ գեսպան կամ պատգամաւոր,

և այսպէս կը թարգմանուի երբեմ,
Մատթ. ԺԱ. 10. Հրեշտակ կամ
պատգամաւոր կամ գեսպան մանուշ

կը տրամի երբեմնակ հատրակ պատ-
գամաւորաց, Յու. Ա. 14. Ա. Թագ. ԺԱ. 3. Ղուկ. Թ. 52. մարգարէ-
ներու, Ես. Իլ. 19. Անդ. Ա. 13.

Քահանայից, Ժազպ. Ե. 6. Մար.
Բ. 7. նաև անցունչ իրաց, Սազ.

ՀԸ. 49. Ճ. 4. Բ. Կորնիշ. Ժ. 7.

Ընդհանուր պատգամաւորի մազը,
Հրեշտակ բառը կը պատշաճի նաև
Քրիստոսի, իրը մեծի Հրեշտակի կամ

Դիեսպանին նորոյ ուխաի, Մար. Գ.
1, և Ա. Եւարանին պաշտօնեանե-
րուն, իրբե եկեղեցեց տեսուշնե-
րուն, Յայու. Բ. 1, 8, 12, պյլսվքն
հանգերձ. Ա. Կորնթացւոց ԺԱ. 10.

Համարին մէջ լաւագոյն մէկնիւք
“Հրեշտակ” բառով կը հասկնան

ուուրը հրեշտակները, որ կերպով մը
ներկայ են Քրիստոսնէից ժազութերուն

մէջ, և ի պատիւ նացա կը վայելէր
կանանց տաք գնել իրենց գլուխն,

այսինքն քող՝ ի նշան հպատակու-
թեան աւելի բարձր իշխանութեան։

Տես և Քալ.

Բայց հրեշտակ բառն ի Առորը Գիրո-

ւնդ հանրապէս զործածուած է թ
նշանակել աեսակ մը բանաւոր եակ-

ներ, ազնուածոյն և գերազանց բան
զմարգիկ. Այս եակները կը կնան

Ասունեց ըոլոսիը, և Ասունած
կը գործածէ զանանք իրբե իւր ուր-
էմասունէց կամ գործակաշերը վա-

բել նորօք աշխարհիս դործերը, և նպաստել անհատից ինչպէս նաև բոլոր մարդկային ազգին ի լաւութիւն և յօդուու, Մատթ. Ա. 20. Իբ. 30. Գործ. Է. 30. այլսվքն հանդերձ: Հրեշտակը են մարուր, այսինքն զուտ հսդիր, կամ հազեւորեալ մարմնով, բայց չունին իրեւ զմերն նիւթ ական և դործարանաւոր մարմնն, չունին նաև ուս, այն է արուի և իդի զանազանութիւն. Մատթ. Իբ. 30. Հրեշտակը սահղուած էին անուացիցս յաւաջ քան մեր աշխարհին ոտեղուում, Յոր. Գլ. 7. Ըստ Սուլը Գրոց բազում են յայտ բառու, Դան. Է. 10. Մատթ. Իգ. 53. Ղուկ. Բ. 43. Երր. Ժբ. 22. Նշանաւոր են զրութեամբ, Սաղմ. ՃԳ. 20. Բ. Պետր. Բ. 11. Յայտ. Է. 2. Ժբ. 21. Ժբ. 17. և գրանցեսթեամբ, Դատա. ԺԳ. 20. Ես. Զ. 2-6. Դործ. Իլ. 23. Յայտ. Բ. 18. Կը թուրի թէ այլայլ լուր են, Ես. Զ. 2-6. Եղեկ. Ժ. 1. Կող. Ա. 16. Յայտ. Ժբ. 7. Հրեշտակ անունն արդէն կը ցուցնի թէ այս սպիները կատարիք են Նախանամառնեան հրամաններուն առ մարդիկ, և Սուլը Գրոց մէջ կը յեշտին շատ դէպքեր յոր կարեւոր մաս ունեցած են հրեշտակք: Բայց և այնպէս այս պաշտօններուն մէջ կը դործն լոկ իրեւ դործիք ի ձեռո Ասաւուծոյ, ի կատարուածն հրամանաց նորա, Սաղմ. Ղ. Ա. 11. ՃԳ. 20. Երր. Ա. 14. Ուստի ապահովենեան չներ անձն, և ոչ երկրպագութիւն մատուցանել կամ աղթել յանուն նոցա, Յայտ. Ժբ. 10. Իբ. 8, 9. Թէպէս Սուլը Գիրը չըսեր յայտնապէս թէ իւրաքանչիւր մարդ ունի իւր առանձին պահապան հրեշտակը, կը սորվեցնէ սակայն բացայուտ թէ հրեշտակը կը սպասարեն իւրաքանչիւր Գրիսունէի, Մատթ. Ժբ. 10. Ղուկ. Բ. 22. Երր. Ա. 14. Կը փափաքին նաև յայտ մարդոց գրիւթեան, Ղուկ. Բ. 10-12. Ժ. 7, 10. Ա. Պետր. Ա. 12, և կ'ուզեն որ մարդիկ հաղըրդ ըլլան յաւիտեան երկնից երանութիւններուն, Երր. Ժբ. 22.

Այս հրեշտակները “որ իրենց իշխանութիւնը չպահէցին,, այլ պատասմը գտնուիցան Աստուծոյ դէմ,

կը կայսւին հրեշտակը ստանայի կամ գէք, Մատթ. Ի. 41. Յայտ. Ժ. 9. Ասոնց համար կ'ըսուի թէ Աստուծութ զանոնիք “իտաւրի կապերով տարտարուոր ձգած՝ գատասաանի պահել տուաւ,, Բ. Պետր. Բ. 4. Տես հազարաքարան, Հրեշտակալետ:

Հրեշտակ Տետոն, Յրեշտակ Աստուծոյ, սովորական տիտղոս Քրիստոսի ի Հին կտակարանի: Տես Ծննդ. Ժ. 7-13. Իբ. 11-18. ԼԱ. 11-13. Իբ. 21-30. ԵԼ. Գ. 2-6, 14. ԻԳ. 20. Դատ. Բ. ԺԳ. 16-22. Գործ. Է. 30-38. Ալապէս Քրիստոս նահապետական, մափսաւական և քրիստոնէական աստանութեան մէջ կ'երեւ իրեւ միւնդոյն և հովա, և յաւաջ բանիք միւնդ նպատակը որ է իւր ժողովրեան գրիսութիւնը, Ես. ԿՊ. 9.

Հրեշտատան, կամ երկիր Հրեշտ, անուն որ երրեմ կը տրուի Սուլը երկրին հարաւային մասին, և երրեմ, մահաւանդ յօսարականաց, բոլոր երկրին: Երբ Քանիանու երկիրը Հրեշտ բաժնուեցաւ, հարաւային արկալեան մասն ինկաւ բաժին Յուգոյի ցեղին: Պրովինցիան Յուգոյի ազգեցութիւնը երթալզվ աւելցաւ, Յուգոյ անօնն սկսու տրուիլ այն երկրին աւելի մեծագոյն մասին, Բ. Թատ. Ե. 5. և յեւ բաժանման տան ցեղից, Յուգոյի թագաւորութիւնը կը պարունակէր Յուգոյի և թէնիամինի երկիրները, շմառակեանց և դանիանց երկրիներուն մէջ մասովը: Ալապէս Յուգոյ անօնք գոյացնու բոլոր հարաւային մասը, մինչ միւս հիւսիսային մասը կը կոչուէր Գալիկիս, և միջինը՝ Սամարիա: Յեւ զերսութեան, որովհետեւ Հրեշտատան գարձաղներուն մէծ մասը Յուգոյի ցեղէն էր, Հրեշտատան կամ Յուգոյաստան անունը տրուեցաւ բոլոր Պազեստինու, Անդ. Ա. 1, 14. Բ. 2, և բառէն այս նշանիւթիւնն այլեւ չկորուեցաւ: Երբ բոլոր երկիրն ինկաւ ընդ իշխանութեամբ Հոսպամյայց: ոց, հին բաժանութեամբ Գալիկիս, Սամարիա, և Հրեշտատան կը թուի թէ սկսու նորէն զօրել, Ղուկ. Բ. 4. Յոզէ. Պ. 3, 4. Յովհանոս կը նկարագրէ զՀրեշտատան իւրաց ժամանակին իրը սահմանակից Սամարիայի ի հիւսիսայ, Յոր-

քանանու՝ յարեկից, Միջերկրական ծովան՝ յարեմից, և ի հարաւայ՝ Արաբացոց երկրին։ Թուիթթէ այս ասհմաններէն ներս էր մասն մի Եղովմայ։ Հրեաստան պյոտ ընդարձակութեամբ եղաւ մասն թագաւորութեան չերովդի Մեծի, և յետոյ անցաւ անոր որդւոյն Արքեղպասսի։ Երբ այս վերջինն մերժուեցաւ իւր անազ որունութեան համար, Հրեաստան եղաւ նահանգ Հովվմայեցոց, և մասն անդի հիւպատութեան Ասորուց, և կը կառավարսէր գատաւորօք մինչեւ հուսկ ուրեմն արուեցաւ իրեւ մասն թագաւորութեան առ Հերովդէս Ագրիպապա Բ.։ Բոլոր այս միջոցին մէջ նահանգին սահմանները յաճախ փոխաւեցան, և այլքայլ քաղաքք և աւանք յաւելան կամ յապաւուեցան։

Ցուդայի ցեղին նպանական երկիրն էր լեռնատաշտ բարձր, շատ ըլլուրներով, ձորերով և հովիտներով, նաև խորանիսա գայտներով և զուարձալի մարգօք յարեմից և ի հարաւայ, Զաք. Է. 7. Էր երկիր առաջ, զուարձարի և պտղարեր։ Հովիտները կու տային առատ ցորեն, և ըլլուրք էին ջրարքի, ծածկեալ այգեստանօք, լրնած. Խթ. 11. 12, և հարուստ ձիթենեօք, թզենեօք և բրիշ պտղատու ծառերով։ Տես Քանան։ Ցուդայի երկիրն լեռնային մասն էր ի հարաւայ և յարեկից հարաւայ Երսւսաղեմի, Ղուկ. Ա. 39, 69. այս մասին մէջ էին բերթէլէմ, Քերրոն և ուրիշ քաղաքներ Պատահան, Բորդանան, Բ. Թագ. Բ. 29. Դ. Թագ. Ի. 4, 5։

Հրեաստանի անապատը, ուր Ցուդային և պկուա քարոզել, և ուր Քիստոս փորձուեցաւ, կը թուիթթէ էր Ցուդայի երկրին արեւելեան մասին մէջ, առ Մեռեալ ծովուն, և կերթար մինչեւ Երկրով, Բ. Թագ. Ժ. 28. Է. ատական բարձր այն երկրին անչէն և ամսայի մասը, Մատթ. Գ. 4. Ի. 1։

Հօսու Տես Ուխար։

Հօրմա, առերսան, Թու. ԽԱ. 4-3. կը կոչուի նաև Սդիմթ. քաղաք Քանանու հարաւային ծայրը, որս

մօտ ապսատամբ Խորոյելացիք յազթուեցան երկրորդ ապրին յետելոց յԵղիպտոսէ, Թու. Ժ. Ի. 45. յեւց քանդուեցաւ, Դատ. Ա. 16, 17. Եմաւանեանք ծաղկեցուցին այս քաղաքը, Ցես. Ժ. 4, և Դաւիթ զըրկեց անոնց մաս մը իւր աւարեն զըր առած էր Ամաղեկացիներէն, Ա. Թագ. Լ. 30։

Զ

Ձեռք շատ անգամ կ'առնուի փախանակ ունայ, զըրաբէնա. այսողէս լինել սի ձեռքին ուրուք, կը նշանաւէ լինել ընդ իշխանութեամբ նորա։ Ձեռուըները կցել կամ զարնել սովորական եղանակ էր. պայման կամ երաշխառութիւն մը յանձն առնելու, ինչպէս որ առ մեօք մարդիկ շատ անգամ ձեռք կու տան իրարութեան հանութեան։ Զեռք վերցընելու կը նշանակէ երգնաւուլ։ Վ. Բ. բան ձեռք գնելու, կը նշանակէ ձեռնաւզրել, պյուինքն նուիրել պաշտօնի մը, և հաղորդել աստուածային պարգև կամ զօրութիւն, Ծննդ. ԽԸ. 15. Թու. Ը. 10. ԽԸ. 18. Մարկ. Ժ. 16. Գործ. Զ. 6. Ժ. Ժ. 6. Ա. Տեմ. Դ. 14. Քահանայուպետն ձեռք գնելն արձակման նոխազին վրայ, որպէս թէ անոր վրայ անցունելու համար ժողովրդեան յանցանքը, կը նշանակէր Քիստոսի քաւութեան գործը, որպէս զի մեղաւորը չկրօսուէր իր շարսւթեան մէջ, Տես Լուացըւմ։

Ջի հին ատենն այնչափ չէր գործածնէր աշխատութեան, որչափ եղն և էշ, ինչպէս յայտնի է Սուրբ Քրիստն։ Ձի կը գործածնէրն իշխանու և պատերազմողք թէ ի կառ և թէ առանց կառաց, ԽԸ. Ժ. 9, 23. Եսթ. Զ. 8. Ժողով. Ժ. 7. Պատերազմի ձից վելեցկազմուն նկարագիր է բալր հին նեղինակաց մէջ Ցուցայ նկարագիրն, Ցոր. ԽԸ. 19-25. Զեն հասարակ էր Եղիպտոս, Ծննդ. ԽԸ. 17. Մ. 9. Երգ. Ա. 9. Պաց Հրեկեց արգելեալ եր Եղիպտոս երբալ ձիւսամար, Բ. Օր. Ժ. 16, կամ շատ ամսէլ պահէլ, Ցես. Ժ. Ա. 6. Բ. Թագ. Ը. 4. Այս արգելման պատճառն էր գուհէլ զիսրայելացին զեղիսւթենէ,

հաւագաշառւթենէ և երկիրներ նուա-
նելու ցանկութենէ, իս . Ա. 4-3 .
Սակայն Սոզոմն ունէր մեծ բաղնու-
թիւն հեծելց և կառաց, ի Մատու .
Ա. 14-17 . Թ. 25 . Զի երբեմն կը
նուիրուէր կառաց, Դ. Թագ . Իդ. 11 .
Զի կը նշանափէր ուտ անգամ պյու-
րանօրէն հրեշտակական և երկրաւոր
գորութիւն ընդ իշխանութեամբ կամ
հրամանաւ Առուեց, Դ. Թագ . Բ.
11 . Զ. 15-17 . Զուք . Ա. 8 . Զ. 2-6 .
Ցայտ . Բ.-Ը.

Ձիբենաց լեռը, ի Թագ . ԺԵ .
30 . Եր ցած զիթոյ մը ի հուտուց ի
հրամայ , յարեւելից Երաւաղեմի . գա-
գաթն էր իր հետ մզն հեռու քաղ-
քին պարուպէն, և կը րածնուէր
քաղքէն Լեդրոնի հեղեղատով : Գետ-
նին բաղդպրամթիւնն է կրային կա-
ռաքար, և կան շատ տեղ լերան
վրոյ, նոյն նիթէն ապաւածներ :
Զիթէնիք որ ժամանակաւ շատ էին
հոն, և յորոց առած է լեռն պյու
անունը, հիմն շատ քիչ են, բոլց
կան հին ձիթնենիներէ շրացեալ կանդ-
ներ զորս ժամանակը չէ կրցաւ ար-
մատաթիւ ընկել . Այս գուտոյն վրոյ
կան երկի կատարք . առոնցմէ հարա-
ցայինը որ քան զմիւս երկուս ցած
է՝ կը կարծուի թէ էր “Յանցանաց
լեռ”, վան զի Սոզոմն պղծեց զայն
հաւագաշառւթեամբ, Դ. Թագ . ԺԱ. 5-7 .
Դ. Թագ . Իդ. 13 : Այս լերանց
վրոյէն կ’անոնի ճանապարհն ի Բե-
րքանիս, ճանապարհ արահետ յըրե-
քով . և ի Յորդանան : Զիթէնեաց
լեռն կողերան վրոյ յարկեմարք կան
շատ վիճակոր գերեզմանք : Գան զե-
րուաղէմ երկու ճանապարհն ի Բե-
րքան միջն կատարը, ուստի կը
տեսնուին ոչ միայն քաղաքք, պյու
բոլը պյուն երկիրը, ինչպէս նաև լե-
րինք Եփեմայ՝ ի հիւսիսոց, Հովիտն
Յորդանանու : յարեւելից, ման մի
Մեռեալ ծովուն յարեւելից հար-
ւոյ, և անդր քան զՄեռեալ ծով
Քերապք՝ ի լերինա Մովարու : Խերես
չկայ լեռ մը երկիրիս վրոյ ուստի տե-
սնուին պյուսափ գեղեցիկ տեղեր, յի-
շեցուցիչք երեւելի և կարեւոր գիպաց .
Յաճախ պյու լեռը կ’ելլը մեր Փրկիչը
յերթան յերաւաղէմ կամ ի մեկ-
նելն անտի : Գեթեմանի պյու լերան

ուղըն էր յարեւանից, և թեթանիս՝
յարեւելան զառիվայրի նորա, Մատ .
Իդ. 3 . Մարկ . ԺԳ. 3 : Հաւանա-
կանպէս թեթանից մաս, ոչ թէ,
ինչպէս աւանդութիւնը կ’ըսէ, լերան
միջն կատարին վրոյ, համբարձաւ
քրիստոս երկինք, Ղուկ . Իդ. 50 .
Դործ . Ա. 12 , թէպէտ համբարձաւն
եկեղեցին ըստ աւանդութեան շին-
ուած է այդ կատարին վրոյ, ուր և կը
ցուցուի քար մը որպէս վերոյ որպէս
թէ Քրիստոսի ուղին նշանը տպա-
ւարուեցաւ, երբ կը համբաւար,
Արդարեն այն կատարէն Յիսուս երկը
որ յառաջ քան զման իւր նայելով
քաղքին վրոյ լացաւ, յիշելսվ Այս-
րական ինամբը զոր տարաւ Հրեեց
երկոյն դարերէ հետէ, և ցաւելով
Երաւաղեմի մծուալուս կործանման
վրոյ : Աւետարանին պատմութեան
մէջ շատ քիչ դեպք քան զայս
ընական և սրաւառուչ տեսարանն
աւելի կը շարժէ զորիտ : Ձմք տարա-
կոյս թէ Աստուած էր որ չոն կը իս-
ուեր, Յիսուսի կանխատառաթիւն,
կանխացութիւն և կարեկցութիւ-
նը ապացցյան առ պյու : Տես Ղուկ .
ԺԹ. 37-44 , և Մատթէէ իդ. 35-
38 . Համբաները որ հետեւեալ օրը
խօսւեցան : Նոյն լեռը կ’անարկէն
նաև մարդարկութիւնը հանդերձեալ
դասաստանին որ պիտի կատարուի
յերկորդ գալուտեան Քրիստոսի յաշ-
խարհ, Զաք ԺԴ. 4 : Տես Գերան-
մանի բառին մէջ Զիթէնեաց լերան
միջն կատարին տեսարանը : Տես
նաև Գերեզման :

Զիթեմի : Է մին հնադյոյն ծառե-
րէն որ Ասւըր Գրոց մէջ կը յիշուին,
և ընդ հանրապէս, թերեւ ջրէնեղեզն
սկսեալ, նշանակ է խաղաղութեան,
Մնադ . Ը. 11 : Միշտ համարուած է
իրրե մին ի պատուականագյուն ծա-
ռոց Պատիսամինու որ կը կոչուի եր-
կիր իւղյ և մեզու, Բ. Օր . Զ. 11 .
Ը. 8 . Ամք . Դ. 17 : Զկայ ծառ քան
զատ տելի յանափ յիշուած ի թշն
և ի լատին մատենագիրս : Առ Յշնա
ձիթնենին նուիրական էր Աթենասոյ,
և անով կը պատկէին զԱրամազգ ,
զԱպօղոն և զՃերակղէս : Զիթէնեին
շատ գեղեցիկ չէ աեսկեամբ, և գուն
ուրեք կը բարձրանայ տելի քան և

բնաուն ուսք . աերևներն են լրիտագոյն կանաչ վերի երեսը , և արծաթագոյն տափի երեսը , և են ընդհանրապէս զյու ։ Զիթենաւըն փոյշը կամքը է , տօսախի փոյշը պէս : Առաւ ծաղիկ կը բանայ , և պառազ կու այ ամէն երկրորդ տարին : Ծաղիկն ի սկզբան դեղին է , բայց երբ կը բացուի , լինի սպիտակ , կեդրոնը միայն կը մնայ գեղին : Պառազ ձեւով և գունով կը նմանի սալըրոյ , և է նախ կանաչ , ապա մժագոյն , և երբ կը հասնի , լինի սեաւ : Պառազ կը բացուի ծառին սոսերը թօթօնելով և ձողզ զարներզ , թ Օր . իր . 20 . Ես . Ժէ . 6 : Երբեմն կը բաղուի հանեսակ , և կծու հեղանիւթոյ մէջ դրսելով կը տարուի հեռու տեղեր : Զիթազտուղն յարդի է մանաւանդ ձիթոյն համար , սր կարեւոր նիւթ է աւելորոյ յարեւելու : Զիթենին կը սիրէ բարուտ երկիր , և կը բառնի ազառածուտ բաշներուն կողերուն և դարաթանց վրայ անդամ ուր քիչ հող կոյ , ուստի ելած է սա խոզը : “Ազառած վէմէն եղ ,” թ Օր . լի . 13 . Յոր . իթ . 6 : Զիթենին մշտագալը է և երկայնակեաց յոյժ , և նշանակ առյոդ և երկայնամիտ բարեպաշտութեան , Սաղմ . Եթ . 8 : Հին ձիթենաւը մը բոլորակին ի միեւնոյն բնոյ կը ծըլն մատաղ ձիթենիք ի զարդ մոյր ծառին՝ մինչդեռ կենանին է , և երբ կը մեռնի , լի յաջորդն անոր : Զայս կը թուի ակնարկել արդար մարդուն ընտանեաց նկարագիրը , Սաղմ . Ձիթ . 3 : Այս ծառը ծանր կը մեծանյ , նաև ծանր կը մեռնի : Այժմու հին ձիթենիք որ ի գեթումանի կը կարծուին բաւօնալ պյն ձիթենեաց արմատներէն որ ականաւուն եղն մեր Տերոյշը մահսւան ատապին : “Վայրէնի ձիթենին ” փոյքագոյն է քան զընտանին , և ամէն կողմանէ , նաև պաղոյն կողմանէ , սորին քան զնա : Ընտանի ձիթենւոյ պատուասաը փոյշի ձիթենաւը վրայ՝ կը բերէ ազնիւ պառազ , մինչ վայրէնաւըն պատուասան ընտանաւը վրայ՝ կը մնայ ինչպէս եր յառաջ : Բայց և այնպէս , ընդհակառակին , Գրիտուսի վրայ պատուասաեալ մեղաւուտ մասնակից Կ'ըլլայ Փրկչին

բնութեան , և կը բերէ պառազ աղնի , Հռովմ ԺԱ . 13-26 :

Զիթը , Մննդ . Զ . 14 . Ել . Բ . 3 , է նաւթին որ ի հնութն կը գտնուեր առ Մեռեալ ծովուն կամ մօսի նաև , ուստի և ծովը կոչուած է ծազ հաւթի : Կան բարելընի կողմերը կար առանձիւթ , և կը գործածուեր իրեւ վառելի : Նոյն տապանն , ինչպէս նաև Մովեսինը , ձիւթով ծեփուելով եղան անթափանցելի ջրցոյ . և բարելընի աշուարակին աղիւաներուն համար փոխանակ շաղախի գործածուեցաւ ձիւթ : Զիթին ընդհանրապէս պինդէ , բայց ջերմութեամբ համբռ և գործածուելով իրեւ շաղախի , լինի պյնպէս կամքը ինչպէս են քարերը որոց հրաման համար յարմ” կը ծառայէ ձիւթն իրեւ շաղախի : Երկրաշարժով տակաւին կը հանուի գուրա Մեռեալ ծովուն յատակին , և երբեմն առատութեամբ կը հսու գեղ ի ծովեղրը : Տես Մով 3 :

Զիթն շաս անդամ կը բերուի յօրինակ ի Սուրբ Գիոր սպիտակութեանը համար , Ել . Դ . Թու . Ժէ . 10 . Դ . Թուգ . Ե . 27 . Սաղմ . ՄԱ . 7 . Ես . Ա . 18 , նաև մաքրի յատկաթեանը համար , Յոր . Թ . 30 : Աւակաց , իի . 13 , խօսքը , “հաւճքի ատենին ձիւնին զովութեանը պէս , ” կ'ակնարկէ ձեան գործածութիւնը ցուրա ընծակիր պատրաստելու ի իշեղյու . իսկ , “Ամառուակ մէջ ձիւն ու ըսելով , Գլ . Իջ . 4 , Կ'ուզէ ըսել թէ ինչպէս որ ամուռը ձեան տեղալ տարսէամ և անրնական է , նշանցէս անդէպ և անվայել է յիմարին պատի յատակին : Լիբանանու լեռներէն դամասկոս և Պէյրութ ձիւն բերել և վաճառել ամառը տակաւին սովորութիւնն է , նա յըշիւղոս ևս կը դրակիւ ձիւն : Պաղեստինու լայնութեան մէջ առատ ձիւն գուն ուրեք կը տեղոյ կամ կը նստի երկար ատեն , բայց միայն բարձր տեղեր , թ Թուգ . իԳ . 20 : Ուրիշ ընտան հարաշեաց պէս նաև ձիւն կ'ընծայուի աջան Ասոււծոյ , Սաղմ . Ձիթ . 16 , 17 :

Զիթ : Տես Քանան :

Յոր : Սուրբ երկրին համար , իրը ձորածե երկիր , ան Քանան բառը ,

իսկ մասնաւոր ձորերու կամ հովհանքներու համար տես Երբասաղիմ, Յեզրպյակը, Յարդանան, Ռափայիմք, Սիւրէմ և Սագամ բառերը, “Մասնաւոր շուրջն ձորին ձոր”, կը նշանակէ հովդոյն շատ վտանգաւոր և տիուր ժամանակը, Սաղմ. Ի. 4, և կը թուրի թէ Սաղմուսէրուուն կը խօսի թելադրեալ յիշատահաւ Պաղեստինուու խոր, ծմակային և մժին ձորերուն յոր գտնուած էր շատ անգամ հովհանքեան ատեն ոչխարիներով հանդերձ : Այսպէս Պատրայի հովտին մուտքը իրկան և մասնուածապատ կիրակէ, ի մէրերկուց լեռնազան առոր և անափ, ուրեք ուրեք ոչ աւելի լոյն քան երկոտասան կամ չորեկտառան առք, իսկ լեռնողանց բարձրութիւնն է երկերիւր կամ երեքհարիւր ոսք, և գրեթէ իսպառ կ'արգելու օրուան լոյսը . Տես աեսարան ի վեմ : Նոյնպիսի կիրմ մը ծախօֆէ է զարդիս ի հարաւոյ կարմզոսի, և կը հօչուի արգարկ Զոր մահուան շքչյ :

Զուկ, Զկնորս, Երբայեցի ձկանց տեսակներ նշանակու շատ քիչ բառ առնին : Մողիս ընդհանրապէս կ'ըսէթէ ամէն աեսակ ձուկ գետոց, ծովակաց և ծովուց որ ունի թե և թեփ ուտելի է . ոյլ ամենայն աեսակք գարշելի ըլլան չըեից, Ղետ. ԺԱ. 9-12. թ. Օր. Ժ. 9, 10 : Նեղոս ի զազուց անեւանի էր և է տակաւին իր ձուկերու առատութեան և ազնուութեան համար, Ել. Ի. 18-21. Թու. ԺԱ. 5 : Նաև Տիրերեայ ծովը ցարդ առաս է ձկամբ, Ղուկ. Ե. 5. Ցովհ. ԽԱ. 6-11. Զկոնք ընդհանուր կերակուր էին ի մէջ չըեից, Մատթ. Ի. 10, և կը բերուէին Միջերկրական ծովէն, Նեմ. Ժ. 16, և Ցորդանանէ : Կը բռնուէին կարծիւ, Ամփս. Դ. 2, ոլարգ, Ցոր. ԽԱ. 7, և ուսկանաւ, Ես. Ժ. 8-10 : “Մէծ ձուկը, ” Ցովհ. Ա. 17, որ կլեց զիսպան, թերևս շանաձկան աեսակէն էր, քանզի ոյս ձուկն հասորակ է Միջերկրական ծովուն մէջ, Երբայեցերէն և Ցունարէն բառը, Մատթ. Ժ. 40, կը նշանակէ ձուկ, և ոչ հէտ ձուկ : Տես կետ : Զկնորս յաճախ կը յիշուին ի Սուրբ Գիրու, Քրիստոսի առաքելոց շատերը ձըկ-

նորս էին, բայց Քրիստոս զանոնք մարդու ձկնորս ըրաւ, Մատթ. Դ. 18-22 :

Նախի Քրիստոնեայք հալածանաց ժամանակ սովոր էին իրենց միտալիներուն, կնկներուն և շրիմներուն վայոյ փորագրել տալ ձկան պատկեր, իրեւ լուկայն դաւանութիւն իրենց հուատոյն, քանզի Յունարէն ԻԽԹՅԱ, ձուկ, բառին հինգ գերերն են սկըզբնատագք ոտ հինգ բառից, “Յիսուս Քրիստոս, Որդի Աստուծոյ, Փրկիչ, ” Այս այլաբանական նշանը եղաւ յետ ժամանակաց մնապաշտութեան առիթի :



Ղարացիներ : Տես Լիրեացիք :

Ղազարս, օֆնութիւն Առողջու, 1. բարեկամ և աշակերտ Քրիստոսի, եղրայր Մարդոյի և Մարիամու որոց հետ կը բնակէր Ղազարս ի Բեթանիա մեր յերուազէց, Քրիստոս շատ կը սիրեր ոյս գերդաստանը և յաճախ այցելութիւն կ'ընէր անոնց . և երբ Ղազարս ծանր հիւանգ էր, անոր քայրելը լուր Չըկցին Յիսուսի, “Տէր, ահս անիկա զըր գուն կը սիրես, հիւանգ է : ” Յիսուս եկաւ Բեթանիա, մինչ Ղազարս չորս օր առաջ մեռած և թաղողուած էր, և յարոյց զես ոտ խօսքով, “Ղազարս, գուրու կիսուր, ” Այս յայստինի և հիւանցի հրաշքն այնչափ մարդիկ ձգեց Յիսուսի, որ Փրկին թշնամիները ինորչեցան զիեսուս և զղազարս միտոնդամայն ըսպաննել, Ցովհ. ԺԱ. 1-11. Ղազարս մահն շարժեց զիիսուս, որ երրեւ իսանդակամ և մուկրիմ բարեկամ լցաւ անոնց հետ զօրս կը սիրեր, բայց մահականցին, իրեւ Ելիան կենաց, սկսաւ իւր յաղթանակը մահուան և գերեզմանի վրայ : Ելիանի անոնց որ գիտեն թէ, թէն մեռնին ինքեանը և իրենց սիրելիները, կենդանի պիտի ըլլան նովաւ որ ըստ . “Ես եմ յարութիւն և կեանք, ” և, “ինչու որ ես կենդանի եմ, և դուք կենդանի պիտի ըլլաք : ” 2. Թշուառ մարտացիք որ, ըստ մից ի գեղեցկացդյն և իրատական

առակաց Փրիստոսի, կը կենար մեծատոն դուռը : Ղազարսո, թէպէտ աղքատ և խօսուալ մարմնով, էր յորդոց Աստուծոյ, ուր մեծատոնը որ անձնդիր մանաւանդ քան մօլի կամ սճրագործ կը նկարագրուի, կ'ապրէր առանց Աստուծոյ, ամէն տեսակ երկրաւոր բարեցը յղիացեալ : Այս երկուքին վիճակն յաստիս բոլորովին հակառակ էր անոնց իսկական վիճակին որ Աստուծոյ միպն յայտնի էր, և տեսնուեցաւ այն զարմանալի փափութեամբ որ եղաւ յետ մահուան նոցա, Ղուկ . Ժ. 19-31 : Տես Գագն Արքանամու : Քրիստոս յայտնապես կը սորմեցնէ մեզ այս առակով, թէ բարեկանք և թշնամիք Աստուծոյ, անմիջապէս յետ մահուան, կը սկսին զգալ իրենց արժանաւոր հատուցումը, և թէ անոնց հանդերձեալ վիճակն անփոփի և յաւիտենական է :

Ղամեք, 1. Դննդ. Ղ. 18-24, զաւակ կայենի, հինգերորդ ի նմանեւ, և անխահայր մեծ սերնդեան, մը որ նշանաւոր եղաւ ճարտարութեամբ մշտկութեան, երածշտութեան և ոյլեայլ մերենական արուեստից մէջ : Ղամէք առաջին է որ կը յիշուի իրեւ բազմակին : Ղամեքայ խօսքն առ երկուս կանայս իւր է տեսուկ մը հին բանաստեղծութիւն, և է գեղեցիկ որինակ գաշնակաւոր կրինման Երրայրական բանաստեղծութեան :

"Ադդա և Սելլա,
Լուարուց ձայնիո .
Ունին դիբ բանիս,
կանայք Ղամէքոյ :
Սպանի ես զաՄՐ
ի վերս ինձ,
Եւ երիտասարդ,
ի հարուածս .
Թէ կայենին վրէժ
ինդրեսից եօթնիցո ,
եօթնանասուն եօթն
Լիցի Ղամէքոյն :

Այս ափ յափշյ կառըին շատ մեկնութիւններ արուած են : Հաւանականդոյնը թերեւ ու է թէ, Ղամէք ըստ դիբաց կամ ի պաշտպանաւթիւն իւր սպանաւթիւն ըրտ էր, և մասնուած էր ի վրէժնդրութիւն սրբանաւուին, բայց կը փարատէ

իւր կանանց երկիւղն ըսկելով թէ, եթէ Աստուած ընդ ծանր պատժով արգելոծ էր սպաննել զկայէն, Ծննդ . Ղ. 45, ոչքի և առաւել ինայուաւելու էր կենաց Ղամէքոյ որ կայելիք նայելով անպարտ էր :

2. Որդի Մաթուռապայի, և հայր Նշի : ապրեցաւ եօթն հարիւր և եօթանասուն եօթն ամ, և մեռած տարի յառաջ քան զջրէնցեղին, Ծննդ . Ե. 25-31 :

Ղասեա, քաղաք մօս ի Գեղեցիկ նաւահանդիսաւ, ի հարաւային կողման կրտեէ : Պառս հանդիպեցաւ հոս ի նաւարեկն է Հոսմը, Գործ . Ի. 8 :

Ղերես, Տես Յաւգա 3 :

Ղերօնա, Դատ . Ի. 19, քաղաք Եփինմայ, մօս ի Սելլա, ի մէջ Բեթելոյ և Ավեքեմի : Այս քաղքին անունը և աեղք պահուած են յայգմուն կոչուած գեղջ :

Ղեւիք, յօթեւ . 1. Երրորդ որդի Յակորայ և Լիայի, ծնեալ ի Միջառքեաս : Ղեւի կղաւ հայր երկե որդուց և Յուրաբեդի, մօր Մովսէսոյ, Ծննդ . Ի. 34 . Ել . Զ. 16-20 : Որովհետեւ Ղեւի մասնակից եղած էր Ավեքեմացւոց նենդաւոր կոտորածին, Ծննդ . Լ. Դ., հայրը մահուան անկողնին մէջ մարգարէացաւ Ղեւայ կոթնդեան վրայ գալու յարիքը, Ծննդ . Խթ . 5-7 : բայց սրովհետեւ Ղեւանց յետոյ Աստուծոյ թէր կեցան, Մովսէսի հրաման արուեցաւ օրհնել զոնիք, Ել . Լ. Բ. 26-29 . Բ Օր . Լ. Գ. 8-11 : Ղեւայ ցեղն, բառ մարգարէաւթեան Յակոբոյ, ցրուեցաւ բոլոր խրայելի մէջ, առանց յատուկ մասուննալու ի բաժանման վահանաւ, ոյլ մրայն քաղաքներ ի բաժինս պյուր ցեղից : Ասկայն այս կորդադրութիւնը վասակար չէր Ղեւայ ցեղին, վասն զի Աստուած ընտրած էր ոյլ ցեղն ի պաշտօն տաճարին և ի սպաքահանայութեան, և առանձին շընորհքներ տուաւ անոնց զօրս առուած չէր միւս ցեղերուն : Բայսը առանդրդք, երախայրիկ և նուէլք մատուցեալք ի առնարն, ինչզէս նաև զոհեալ անանց պյուրայլ մտաերը կը վերաբերէն Ղեւայ ցեղին : Տես Ղեւատացիք :

2. Մատթէսս առաքեալ կը կոչ-
սէր նաև ՂԵՒ: Տես Մատթէսս:
Ղետացիք: Այս անսւամբ կի-
մացուին սերունդք Ղենայ, Ել. Զ.
16. Յես. Գ. 3. (տես ՂԵՒ) բայց
դիմաւրապէս անսնը որ գործած-
ուեցան տաճարին խօսարհագոյն պաշ-
տոններուն, որսվք կը զատուէին
քահանաներէն, որ նոյնպէս ի ՂԵ-
նայ էին ԱՀարոնիւ, և գործածուե-
ցան տաճարին բարձրագոյն պաշտոն-
ներուն, Թու. Գ. 6-10. Ժ. 2-7. Ասուուած ընարեց զՂ Ղետացիս ի
սպառաւորաթիւն խօրանին և տա-
ճարին, փիտանակ անդրանիկաց բոլըր
խրայելի, քանիզ ի ընէ անդրանիկաց
կը վերարեւէր այն պաշտօնը, և անդ-
րանիկք արդէն նսւիրեալ էին Աս-
տուծոյ ի միշտառակ մեծի պատու-
թեանն յԵղիպատու, Ել. ԺԳ. Թու.
Գ. 12, 13, 39-51. Անպատօնն մէջ
Ղետացոց յանձնուեցաւ խօրանին
և անոր կաչուց և կարասուց հոգը,
Ղետացիք կը կրէին խօրանը հան-
դեր իւր սարգն տեղէ տեղ, և իւ-
րաքանչիւրն յերից Ղետացի ընտան-
եաց ունէր իւր առանձին պաշտօնը,
Թու. Ա. 51. Դ. Ա. Մնաց. Ժ. 2.
27. Յես շինութեան տաճարին Ղե-
տացոց յանձնուեցաւ հոգ առանել
դրանց, նուիրառան անօթոց, պատ-
րաստութեան տաճարաթիւն
հացին և ոյլոց նուիրաց, ինչպէս
նաև երգեցութիւնը և նուագտ-
ութիւնը, Ա. Մնաց. Թ. 23. Բ. Մնաց.
Իթ: Ղետացիք կը բրէին փոյտ,
ըուր, պղպիքն հանդերձ, քահանա-
յից. Կ'օդնէին անոնց զոհէրը պատ-
րաստել, և ժողովրդեան հանդանա-
կութիւնները ժողվել և բաշիել, Բ.
Մնաց. Լ. 16, 17. Լ. 1. Նոքա-
էին նաև պահապահք տաճարին,
ՂԵՒ. Ժ. 43, 22. Ըստ սմանց
ձԼ. Տ. Սաղմուին ոզջշնը և պատաս-
խանն էին գիշերային երգ Ղետաց-
ոց: Բայց ի սպառաւորաթեանց
տաճարին, Ղետացիք ուրիշ կարեւոր
պաշտօն մը ևս կը կատարէին, այն
էր՝ կրթել և ուսուցանել ժողովոր-
դը, Բ. Մնաց. Լ. 22. ՂԵՒ. Ը. 7,
որուն մէջ ցրուած էին, ջանալսվ
կադել ցեղերն իրաբու հետ, և ծագ-
կեցնել ի նոստ տապիհութիւն և

աստուածպաշտութիւն: Ղետացիք
մասնաւորապէս կ'ուսանէին օրէնքը,
և էին սովորական դատաւորը երկ-
րին, թէպէտ ընդ հսկողութեամբ
քահանայից, Բ. Մնաց. Ժ. 9. Ժ. Ժ.
8-11. Ասուուած հոգ տարած էր
Ղետացոց ապրուստին, տալով նո-
ցա ցորենց, պազց և անսանց տա-
սասանորդը. բայց Ղետացիք ևս իւրենց
ատանանորդը կու տային քահա-
նայից՝ կը հսմնարուէր իրեւ երախոյ-
ըր զոր պարտէին մատուցանել Աս-
տուծոյ, Թու. Ժ. 21-32. Կը թուի
թէ տասանորդ տալ Ղետացոց
պատուէր չէր, պյլ իրրե իրատ
կամեալ էր ի կամոց և ի յօժարու-
թնէ ժողովրդեան, ուստի օրէնքը
կը զգուշացնէ ժողովուրդն անտես
ցնել Ղետացին, Բ. Օր. Ժ. 12, 18, 19.
Ասուուած Ղետացոց բնակու-
թեան համար սեպհականած էր քա-
ռաման և եւթ քաղաք, գաշտերով,
մարգագետիններով և պարտէշնե-
րով, Թու. Լ. 1. Երեքտասան քա-
ղաք միայն այս քաղաքներէն քահա-
նայից սեպհական էր, պյլ ցեղերուն
մէջ որոց երկիրը մօտ էր յԵրսուա-
զէմ. Վեց Ղետական քաղաք ցուց-
ուած էր իրը քաղուք պատասանի,
Յես. Ի. 21: Մինչ Ղետացիք տա-
ճարին մէջ կը զբաղէն սպասաւո-
րութեամբ, ունէին արածութիւն
ուուել հօն հանքարուած պաշարէն
և օրըստորական զբհէրէն, նշյն
արտօնութիւնը շնորհուած էր նաև
որեիցէ Ղետացոց որ կամու կ'եր-
թար Երսուազէմ նուիրել զանձն
առ սէր Ասուուծոյ ի սպաս տաճա-
րին, Բ. Օր. Ժ. 18, 19. Ժ. 6-8. Ղետացոց օծումը կամ ձեռնո-
դրութիւնը շատ պարզ էր: Տես
Թու. Ը. 5-22. Բ. Մնաց. ՂԵՒ. 3:

Ղետացիք միւս Հրեաներէն տար-
բեր հանգերձ չւունէին մինչեւ ի ժո-
մանակս Ադրիպապայ: Ազգիպպայ ոյս
նորաձեւութիւնը կը յիշուի ի Յափսե-
պսէ, որ և կ'ըսէ թէ ձին ազգային
ձեւ փոխել թշու չէր արուեր ան-
պատիժ:

Ղետացիք կը բաժնուէին պյլեայլ
325 by Google

դաս . Գերսոնեանք , կահաթեանք և Ամերաբեանք , թու . Գ . 17-20 : Առ Ղետացին կային նաև այլեալլ աստիճանք , ինչպէս առ քահանայս , Ա Մնաց . ի Գ . - ի Զ : ի սկզբան Ղետացիք չեն կրնար իրենց պաշտօնին ծառայութեան մտնել յառաջ քան գերեսներորդ տարին կենաց իրեանց , թու . Գ . 3 . Ը . 25 : բայց Դաւիթ քանաներորդ տարին առհմանեց իրեն նորինծայութեան տարի . իսկ յերեսներորդ տարին կը դադրէին ի պաշտօնէ , Ա Մնաց . ի Գ . 24-27 : Ա ԱԼ և այլ պաշտօնք , ինչպէս գանապատաւթիւն , երգեցղութիւն , պահպանութիւն , այլովքն հանդերձ , կը կատարուեին կարգաւ մէն մի եօթնեակ , Ա Մնաց . ի Գ . - ի Զ : Բ Մնաց . ի Գ . 4 . 8 . Ա Ա . 17 . Եղբ . Գ . 8-12 : Յես ապստամբութեան տան ցեղից Ղետացիներէն շատերը թողլով իրենց քաղաքները որ խրայէին մէջ էին եկան բնակել յերկրին Յուգոյ , Բ Մնաց . Փ Ա . 12-14 . Ժ Գ . 9-11 : Զինի գերութեան նոյնպէս շատ Ղետացիներ դարձան յսյնմ կուտէ Եփրատոյ ի Հրեաստան , Նէմեն . Ժ Ա . 15-19 . Ժ Բ . 24-31 : Նոր կտակարանին մէջ Ղետացիք շատ չեն յիշուիր , Պ . Ա . 4 . Ժ . 32 . Ց Պահ . Ա . 19 . Դործ . Պ . 36 : Կը կարծուի առկայնթէ գափիրը , և վարդպատեր , զըլիւարապէս Ղետացւոց գատէն էին :

Ղետացւոց գիրք , երրորդ գիրք հնդամատեանին , այլովէս կոչուած է , վասն զի կը պարունակէ մանաւանդ Ղետացւոց , քահանայից և զոհերու վերաբերեալ օրէնք և կանանչներ . Երրոյնցիք կ'առնանեն պյս գիրքը "Օրէնք քահանայից " Գիրքին առաջին մասին մէջ կը նկարագրուին մանր այլեալլ արինուա և անարին զոհք , ողջակէզք , նուէրք հացի , մեղաց , խաղաղութեան , անդիսութեան և յանցանաց . կը ցուցուի նաև թէ ի՞նչ մեղաց համար և ի՞նչ կերպով մատուցուելու էին պյս զոհք : Այս մանր տեղեկութիւնը ոչ միոյն կը ցուցնէին առուտածային պաշտօնան կարեօրութիւնը , այլէ կ'արդելուին որկիցէ մարդկային յաւելուած կամ փոփոխութիւն որ կրնար ի կուպաշութիւն առնել : Բնորդ արարողու-

թիւնն էր "ստուեր գալու բարեաց , " օրինակ Գառին "որ յաւիտենական Հոգւցն ձեռքը մատոյց զանձն անարատ առ Աստուած , " Այս ալարութիւն գեղեցիկ մեկնութիւնը կը գտնուի ի թղթին որ առ Երբայցին :

Ահարոնի և անոր օրդւոց քահանայ օծուիլը յիշէլէն եաբը , Ղետացւոց գիրքը կը պատմէ Նարատասոյ և Արթուրութայ իրատական դէպքը : Յետոյ կը յիշէ անձնական և օրինական մաքրութիւնները , մշտնինաւոր յաւշարար պղծութեան մեղաց , և ուրբութեանն Աստուծոյ : Յետ այնորիկ կու գայ Քաւութեան մեծ օրուան նկարագիրը : Յետ այնորիկ գիրքը կը գտնացնէ զշեայս Քանակաւոց անպատճառութիւններէն , կուպաշութենէն , պղծութենէն , պյլավքն հանդերձ . և օրէնք կու տայ ի պահպատառութիւններին բարուց , առողջաւթեան և հասարակաց անդորրութեան : Յետոյ կու գան պատուեցը առնից և տարեկանաց , և օրէնք պահպատառութեան շոբամթւոն և յօրելէնին , ու ուխտից և տառանորգաց : Գիրքին վերջն մասին մէջ արուած ազգք և խոսումնէնք կ'ակնարկեն զապագայն , և նպատակ ունին միացնել բոլոր ազգք ծառայնել իրենց ուխտին Աստուծոյն : Ղետացւոց գիրքն առհասարակ կը համարուի գործ Մազմիսի , որուն օգնական էր թերես եզրոյր նորա Աշարժն : Գրուած կ'երկի 1490 ին նախ քան զիր . . կը պարունակէ զպատճառութիւն երկրորդ տարւոյն առաջն ամսեան յետ Ելիշն իրասեկէ Անգլիպատուէ :

Ղովտ , ծոծիւու , որդի Աստուծոյ և եղբօրորդի Արքահամու , գնաց իր հօրեղօրը ետեէն ի մեկնել նորա մնուրոյ , և յետոյ ի խռանէ , բնակել ի քանան , Մննդ . Ժ Ա . 31 . Ժ Բ . 4-6 . Ժ Գ . 1 : Արքահամ միջա մեծուր ցուցուց Ղովտոյ , և երբ չկրցան ի միասին բնակել ի քանան , քանզի երկրին և ունէին բազմութիւն հօտից և անդէսց , և հովիւք նոցա երբեմն կը կուտէին իրարու հետ , Մննդ . Ժ Գ . 5-7 . Արքահամ թուզուց Ղովտոյ ընտրել ինքնան ուրիշ ակը : Ղովտ ընտրեց Սոդոմոյ գալուը , որ

կը թուի թէ անտառն երկրին պրազմութեագոյն մասն էր : Հան բնակեցաւ, Ղովտ մինչև ի սպառ կործանուան Սոդամայ և մօտակայ քաղաքաց : Ղովտ Սոգումացոց մէջ մաց արդար, Բ Գետր . Բ. 7, բայց արկածք որ անոր վրայ եկան այն երկիրն ընարելն եղբը իրեն տեղի բնակաթեան, զօրօրինակ՝ վարին ի գերութիւն արեւելեան յեղուղակներէ, նեղութիւնը զոր կու տային անոր մնջի և ամրաբշտ դրացիք, ոտացուածոց կորտուաց զոր կոր կայրման քաղաքին, իւր փետաներուն և կնօջ մահը, եթէ շնչ ապացոյց թէ Ղովտ աւելի կընարեր հանգիստ և շահ քան զիւր պարտուց կատարումը, ապացոյց են սակայն թէ գեղեցիկ և պաղաքեր երկիրը մէշու ընտրելի չէ, քանզի անոր քաղաքացիներուն անառակ շամբշութիւնը կրնար կործանել զիս յանդունդ կորտաեան, և զասել անոնց որ որո՞ն հետ յարարեսութիւն ունին : Ղովտոյ կիմը, որ յետո նայելուն համար անհնազանդութեամբ քարացեալ մաց ճամբուն վրայ սոսկայի գտատատանաւն Աստուծոյ, ահեղ ազգարարութիւնն է անոնց որ իրենց երեսը կը դարձունեն գեղ ի Ախօն, բայց կամք չունին թողուլ զամնայն վասն Գրիսոսոփ, Մննդ. Ժմ. Ղուկ . Ժի. 32.

Ղուկ, մին յորդուց Սկեմայ, Մննդ. Ժ. 22, և նախահոյր, ինչպէս կը կարծուի, Լիւդացոց ի Փիրին Ասիա:

Ղաւացիք, ուերանդ Մեսրեմայ, Մննդ. Ժ. 13, որ կը բնակերին յԱլփրկէ, հաւանականապէս մօտ յԵթովպիս . էին կորովի աղեղնաւորք, Ես . ԿԶ. 19, և կը յիշուին իրեն վինուորը ընդ Եթովպացիս, Լիքացիս և նոնդ Տիւրացիս, Երեմ . ԽԶ. 9. Եղեկ . Ի. 10 . Լ. 5 :

Ղուկաս, լուսուոր, աւետարանիչ հաւանականապէս նոյն որ կը կոչուի ի սրբայն Պօղոսէ, “սիրելի Ղուկաս բժիշկը”, կող . Դ. 14 : Ղուկաս անունը, Փիրմ. 24, յատիներէն նոյն է ընդ Ղուկասոսի : Ղուկաս էր հեղինակ աւետարանին որ կոչի յանուն նորա, և Գործոց առաքելոց : Էր բարեկամ և ընկեր Պօղոսի ի բազումն ի ճամապարհորդութեանց նո-

րու որ կը պատամուին վերջին մատենին մէջ, այս է ի գործո առաքելոց : Ալյուսէ, Գործ . Ժ. 21, առաջին անգամ կը գործածէ “մենք” բառը, ցուցնելով թէ էր ընդ Պօղոսի ի Տրովէ, և յառաջնում ճանապարհորդութեան նորա ի Մակեդոնիա : Փիլիպպէ համելէն եղբը հարկ եղաւ ժամանակ մը բաժնութիւն . բայց նորէն մէկաեղ էին ի Փիլիպպէ, երբ Պօղոս կը նաւարկէր անտի յԵրուապէմ, և յայնմ ժամանակէ հետէ եղաւ Ղուկաս միշտ գործակից և ընկեր առաքելոյն յաշխառութիւնս, ի ճանապարհորդութիւնս և ի ինեցւթիւնս նորա, մինչեւ ի վարիճն առաջին բանարկութեան նորա ի Հովմ, Գործ . Ժ. 1 . Ի. 5, 6, 13-16. ԻԱ.-ԻԸ. Փիրմ. 24 . Բ Տիմ. Դ. 11 : Յառաջ քան զինելն ընկեր Պօղոսի, և յետոյ ևս, պատամութիւն անձին Ղուկասու անձանօթ է մեզ, կամ անստոյդ աւանդութիւններէ միայն ծանօթ : Ղուկաս երկու գրոց մէջ, յԱլեւտարանին և ի Գործո առաքելոց, ընդ ազա միշտ կը յիշէ զիւր առաքկար եղաւ նախկին եկեղեցւոյն զիտաւթեամբ իւրավ, դատողութեամբ, հաւատարմութեամբ, նաև բժշկական ճարաւարութեամբ իւրավ, թող իւր գրուածոց անդին ժամանակութիւնը զոր թողուց եկեղեցեաց :

Ղուկիս, լուսուոր, կիւրենացի, յիշեալ ի Գործո առաք . Ժ. 1, էր մին ի պաշտօնէից և ի գարգաղեաց եկեղեցւոյն Անտիոքոյ, և հաւանականապէս ազգական Պօղոսի, Հո.ովմ. Ջ. 21 : Յաննց կը կարծուի լինել նոյն ընդ Ղուկասու աւետարանի, բայց զոյս հաստատելու ապացոյց չկայ :

Ճ

Ճագար, Ղեա . ԺԱ. 5. Բ Օր. Ժ. 7. Մաղմ. Ճ. 18. Առակ. Լ. 26. Այս անտառունք մեծութեամբ և ձեռվ նըման է սեորկի (սոս նույնու) և է թիագոյն : Բայց է յար և գանգազ մարմնով, առանց ագւոյ, և ունի իխոս մազեր մորթին վրայ տնօր :




Ուից թաթերը լերկ էն և ճիրանները տափակ և բոլորշի, ետեսի ոտուրներուն ներքին մասանց ճիրանները միայն երկայն և սրածայր են: Ճագարը չե կրնար գետինը փորելով իրեն որջ Ձնել, այլ կը բնակի ի ծերպս քարանձաւաց: Կը կոչուի ի Սողոմոնէ “իմաստուն,” և “տակար ժողովուրդ,” Ճագարը երկշոտ են, կը շրջնի երտամինին, և են այնպէս ազնիւ և գդոն որ անցնող թռաշնոյ մը շուքուն անգամ կը խրտչին: Կըսուի թէ Սպանիա անունը տուած են փիւնիկեցի Նաւորդք, որ այն երկրին եղեցը աւեսնելով տեսակ մը անասուններ նման ճագարի որ Աւեմնկան լեզուաց մէջ կը կոչուի լուռ, կոչեցին երկիրը Սպանիա, այսինքն շարաններու կամ ճագարներու երկիր:

Ճակատ, Եզեկ. Թօ. Յոյտ. Ե. 3: Հնդկաստանի մէջ այլեայլ կոոց ծառայող անձինք ճանչցուելու համար թէ ո՞ր կուռքին կը ծառայիին, մասնաւոր նշաններ կը դրոշմեն իրենց ճակատները: Այսպէս գերիները կ'առնեն իրենց ճակտին վույ յատուկ նշան մը, որով կը ճանիցուեր թէ այն ինչ մարդուն գերին էին:

Ճակատնաց: Մոռենացին Լեռն այսպէս կը նկարագրէ ճակատնոցը: Հրեայք չորս կտոր մագաղաթի վույ յատուկ շնուռած մերսոնի և տեսակ մը նշանագրով իւրաքանչիւր կտորի վրայ կը դրեն սա խօպերը. “Արք ինծի ամէն անդրանիկլ,” են, Ել. Ժ. 2-10. 2. “Եւ ըլլայ որ՝ երր Տէրը քեզ Քանանացւոց երկիրը տանի, են. համար 41-16. 3. “ԱՌ Խորայէլ,

Յափկ ըրէ. Մէր Տէր Աստուածը միայն Տէր է, ” են, Բ Օր. Զ. 4-9. 4. “թէ որ ուշագրութեամբ մտի ընկը իմ պատուիրաններո, ” են, Բ Օր. ԺԱ. 43-21: Այս կ'ընկէն Հրեայք ըստ բանից Մովսէսի որ կ'ըսէ: “Ասիկա քու ձեռքիդ վույ նշանի համար՝ ու աչքերուդ մէջտեղը ճականոցի համար ըլլայ, ” Ել. Ժ. 4. 16. Հրեայք այն չորս կտոր մագաղաթ ներն իրարու կապելով և քառակուսի մը կազմելով, վրան Երրայեցերէ Շ շն տառը կը գրեն. յետոյ ծայլը».



Կը դնեն որթու կարծր մօրթէ փոքր քառակուսի կտոր մը, որմէ գուրծ կ'ելլէն փոկեր: Այս քառակուսին կը



դնեն իրենց ճակտին մէջտեղը, փոկերով կը կապեն այնպէս, որ փոկերուն երկու ծայրերը կ'ինան կուրծքին վույ: Այս է ճակատնոցը: Բարեպաշտագոյնի ի Հրէից այս ճակատնոցը կը կապեն առաւտեան և կէս օրուան աղթից ատն, բայց ընդհանրապէս առաւտեան աղթից ատեն միայն: Տես Գրաւանակը: Ճամբար: կը թուի թէ Հրեայք Աբրամթ օրուան ճամբան, կը հաշ-

աւելին իրը մէկ մղոն, Մատթ. ԻԴ. 20. Գործ. Ա. 12: Մէկ օրուան ոռ-
վըրական ճամբան է իրը քսոն մղոն: Արեկելեան ազգաց ոռվըրութիւնն է ընդհանրապէս առաջին օրուան ճամ-
բան կարճ ընել, որպէս զի ճանա-
պարհորդաց գիւրին ըլլայ եւ գառ-
նալ առնուլ, եթէ բան մը մնացած
են: Այսպէս կարճ էր թէրևս այն
“մէկ օրուան ճամբան”, զոր գացին
Ցիուուի ծնողք, Ղ. Ակ. Բ. 44:

Խորպիչելացւոց ճամբարութիւննե-
րուն համար տես Ելից, գիրք:



Ճանան, ազգ ինչ միջատի որ շատ
անակներ ունի: Մովեսո ուրիշ մի-
ջատներու մեծապյն մասին պէս նաև
ճանձը կը համարի անմնաբուր, Ղ. Կտ.
ԺԱ. 12: Ճանձեր շատ են յեզիդո-
տոս, և են տաղտիկի և նեղացու-
ցի յոյժ, բազմութեամբ և յամա-
ռութեամբ կու գան մարդոց երեսին,
արտեանանց և ուրիշ մասուուն վրոյ:
թէ սրչադ անառանելի է ճանձերու
հարաւածը, անկէ յայտի է որ ամ:
բոզջ գաւառներ յարեկելս մամարդի
կ'ըլլան ճանձերու պատճառաւ, սրոց
յարձակման չինալով տոկալ բնա-
կիչք՝ կը սահիպաւին գէթ առ ժա-
մանակ մի հեռանալ իրենց բնակու-
թենէն, Ել. Ը. 24: Փղշատիկ և
Գանանացիք կը պաշտէին զիէեղե-
բուզ, Ճանձիկ ասուուածը, հաւա-
նակնապէս իրեկ պաշտպան այս
անառանելի միջատց գէմ:

Խորպիչ մարդարէ, Ե. 18, Եդիպ-
ասիփ և Ասորեսատանի զօրքն այն եր-
կիրաներուն մէջ յաճախ առնուուծ
միջատներու նմանցնելով կ'ըսէ. “Եւ

պիտի ըլլայ ան օրը՝ որ Տէրը պիտի
սուլէ Սգիդատոսի գետերուն ծայրը
եղած ճանձերուն, ու Ասորեսատանի
մէջ եղած մեղուներուն, “Ոմանիք կը
կարծեն թէ հոս յիշուած ճանձը Ե-
թօվդից ճանձն է զոր Պրուս անուն
հեղինակը կը նկարագրէ ոյսպէս: “Այս ճանձը քան զհասարակ ճանձը
քիչ մը աւելի մեծ է մարտունվ և
մեծագույն, և ունի քան զթես մե-
տուր լոյնագյն թէեր, որ ճանձի
թէերուն պէս իրարմէ զատուած,
նաև շատ բարակ և անգոյն են, և
չունին ամենեին բիծ կամ պիտակ: Երբ այս հարուածը կ'երենայ, և
կը լուսի ճանձերուն ըզգումը, բոլոր
անառունիք թողլով իրենց արօտը,
կը սկսին իրը և կատազեալ վազել
այսր անդր գաշտերուն մէջ մինչեւ
կը մեռին հիւծեալ աշխատութե-
նէ, երկիրզէ և քացէ: Ուրիշ
հնար չկայ անօնց ազատելու, բայց
եթէ թողուլ հոգու երկիրը և փու-
թաւ յաւազուս անապատ, և մնալ
հոն մինչև վերջին անձեռները. ճան-
ձերը չեն համարձակիր հալածել
զանոնիք մինչեւ հոն, “Նաև ուղղոք
կը սուբպուրի խոյս առաջ միջատ-
ներուն երեսէն. իսկ փիղք և անկեղ-
ջիւրը թանձն ցեխովդ կը ծեփն իրենց
մարմինն ի պաշտպանութիւն ընդ-
գէմ հարուածոց ճանձից:

Ճաշակ, առ Հրետոյ չափ ինչ հե-
ղանիւթոց որ կը պարսւակէր իրը և
քաշ:

Ճարմանդք, կոճակք յոսկոյ կամ
ի պղնձէ որ կը միացնէին խորանին
վարտգյուղներուն փեղկերը, ԵԼ. ԻԶ.
6, 11:

Ճարպ: Զօհեալ անասնոց պա-
րարտ մասունիք միշտ պյորուելուն էին,
իրեկ ընտարի մասուն և իսկապէս նու-
իրեալ Առուուծոյ: Նուիրական էր
նաև արիւնը, իրեկ կենսական մասն
անառույն: Հրետց արգելեալ էր ու-
տել զիին և զմիւսն, Ղ. Կտ. Գ. 16,
17. Ե. 23-27:

Ճննդղակ, թէրաւու ազգը որպէս թէ-
ւերաւ և ազւոյն փետուրները թուի
են, իսկ մարմարյնը՝ գորշ և ուեւ:
Ճննդղակը հասարակ է Եւրոպա, Ա-
սիա և Աֆրիկէ. է ընտառի և մար-
դամօա, և կը յաճախէ մարդաբնակ



տեղեր: Տանց և սուրիշ շինուածոց քառերուն տակ կը շինէ իւր բայնը. կ'ուտէ սերմ, պտուզ և միջատներ, և կ'ածէ հինգ կամ վեց ձու՝ բաց մոխրագյն, ու պիտակներով։ Հրեսրէն նէրիոր բառը կը նշանակէ ուրիշ ճառուղ թռչունց մանր աեսակները, որոց կերակուրը նոյնպէս սերմ և միջատներ են, և կը համարուին ի կարգս մարուր, այսինքն ուտելի թռչունց, Ղ. և. ժ. 4. Տօրդիկ կոշուած թռչունն այս տեսակներէն է, և կը թուիք ակնարգեալ ի Սաղմոսին ձԲ. 7. Այս թռչնիկը նշանաւոր է յարեւելս իրեւ մեհակեաց մարգարնակ տեղեր, և ողբագին ձայնիւ նուագող։

Շնձողուկն, համեմատութեամբ ուրիշ թռչունց, թեթեազին է, ուտեփ և շատ յարմարութեամբ ըստու ձէ թէ Ասուուծյա ամենափնամ տեսչութիւնը մնձուկներն անդամ կը հոգայ, Մատթ. ժ. 29. Այս թռչունը դեռ շատ են թուով, ճառուզ և ահյանդարաս, և դիւրագնի են յԵրսուազէմ, Ղ. ու. ժ. 6. Կը թռչունին մեծ բազմութեամբ կօմերի մզկթին բոլորտիքը սր հին առարին տեղն է, և որյ առհմանին մէջ ի վաղուց սօվար են շինել իրենց սիրելի բաները, Սաղմ. Զ. 7. 3.

Մ

Մատթ, մին յորդւոց Եղիմելե-քոյ և Նշեմեսայ, առաջին ոյր Հոռոմայ Մագարացւոյ, Հոռոթ. Ա.

Մատթա, 1. քաղաք և գտառ երկրին Ասորւոց կամ Արամայ, Ա. Մնաց. Ժթ. 6, մէկ կոզմէն մօս ի սորոս Հերմոնի և Գեսուրայ։ Մանասէի երկրին մասն յայնկոյս Յորդանանու կը հասնէր մինչեւ ոյս երկիրը, ինչպէս նաև երկիրն Ովդոյ թագաւորուն Բասանու, Բ. Օր. Գ. 13, 14, բայց ինչպէս կ'երեք, չեզունդ իշխանութեամբ իսրայելացւոց, Ցե. Ժթ. 4-6. ԺԳ. 13, բայց միայն առ Դաւթիւ, Աղոթմոնիւ և Ցերոբամաւ Բ. իւ. Մատթայի թագաւորն, Ասորւոց երկրին ուրիշ թագաւորներուն հետ, միաբանեցաւ ընդ Ամազիացին ի պատերազմին ընդդէմ Դաւթիւ, և յաղթուելով եղաւ հարկատու, Բ. Թագ. Ժ. 6-8, 49.

2. Մին ի կանանց Դաւթիւ, մայր Արիսողոմոյ։ Եր գուսար թողմիք, թագաւորին Գեսուրայ յԱսորիս, Բ. Թագ. Գ. 3.

3. Կին Ռուբավամայ և մայր Արիս, արքայի Յուգայ, Կ'ըսուիթէ գուսար էր Արիսողոմոյ, Գ. Թագ. Ժ. 2. Բ. Մնաց. Ժ. Ա. 20-22. Ի դիր Մնաց ցորդաց, Բ. Մնաց. Ի. 2. 4. Կ'ոչուի Միերսիս, և կ'ըսուիթէ թէ էր դուսար Ուրիշէլ, Կ'երեք թէ ոյս թագունին մեծ ազգեցութիւն ունէր յարցունիս, բայց թռուն նորա Ասորնեց զնա տիկնութենէն, վասն զի Մատթա եր նախանձաւոր կոպազաւութեան, Բ. Մնաց. Ժ. Ա. 16.

Ուրիշ վեց կանայք կը յիշուին ոյսու անսամբ, Մնաց. Ի. 24. Գ. Թագ. Բ. 39. Ա. Մնաց. Բ. 48. Լ. 16. Ժ. Ա. 43. Ի. 16.

Մագաղաք: Տե՛ս Գիբր։ Մագաղաք, Մակդաղիէլ ի հնաւա և սահմանն հեթթաղիմոյ, Ցե. Ժթ. 38. զարդիս փոքր գիւղ թրբոց Մէտմէլ կոչուած։ Է մօս յագն ծովսւն Գալիլեայի, վերջին արևմբաւան ծայրը, երեք մղոն յարևմաբց Հիսուսոյ Տիբերեայ, ի հարաւոյին մասին փոքր գալախի մը որյ միւս ծայրին էր կափառապայտմ, և անձան մօս Դազմանութեա, Մատթ. Ժ. Ա. 39. Մարկ. Ը. 10. Մարիամ Մագդաղենացի ծնած էր կամ կը բնակէր ի Մագդաղա։ Մագդաղա, յեւ-

կործանման Երրուսղեմի, եզաւ նիստ հրեական դպրոցի մը:

Մագգող, -շաբաթ, սահմանագլուխ քաղաք հրեանոյին ներկատոսի, գեղ ի կարմիր ծով, Երեմ. ԽԴ. 1. ԽԶ. 14. Եղեկ. Խթ. 10. Լ. 6. Խարպիկացիք, յես Խերեանց յԵգիպտոսէ, բանակեցան ի մէջ Մագգողի և ծովուն, Ել. ԺԴ. 2. Թու. Լ. 9. 7.

Մագգոգ: Տես Գոգ:

Մագգաթ, քաղաք մօտ ի Գոյիի և ի Գարուս ի հրեանոյ Մագմասոյ, այժմ Կարուսեալ, Ա. Թագ. ԺԴ. 2. Ես. Ժ. 28.

Մագգայ, Երրորդ որդի Յարեթի, Նախայոյ Մարաց, ևն, Մննդ. Ժ. 2.

Մագգաթ, մին յորդոց Արրահամուն և Քետորոյ, Մննդ. ԽԵ. 2. Կը կարծուի թէ բնակիցաւ յԱրարիքա, մօտ իւր եզրորը Մագիամու:

Մագիամ, չըրրորդ որդի Արրահամուն և Քետորոյ, Մննդ. ԽԵ. 2.

Մագիանացիք, սերունդք Մագիանու, վրանարինակ յեղ յԱրարիքա, թուով բազում, և հարուստ հօտիք և անդովոք և ուղղութիւն, և. կ. կ. Առաջին և ուրու երկիր Մագիանացոց թափ լինել յարեթից Եղանեան ծոցոյ կարմիր ծովուն. Արարացի աշխարհագիրը հոն կը դընն Մագիան քաղաքը, Գործ. Է. 29. Բայց կը թուր թէ Մագիանացիք տարածուած էին գեղ ի հրեան, հաւանականապէս ընդ բովանդակ անապասն յարեկից Սէիր լըրին մինչեւ ի սահման Մովարացւոց միւս կոզմէն ևս բանաւ էին բոլըր այն երկիրը որ կը ճգուի մինչ մօտ ի լեռան Ախնայի: Տես Ել. Գ. 1. ԺԸ. 1. Թու. ԽԲ. ԽԵ. Դատ. Զ.-Լ. Ըստ Մննդոց ԽԵ. 2. 4, (բազուտէ 12-18 համարներուն հետ,) Մագիանացիք այլ էին յորդոց Խօմեւելի, թէղէտ պալուր կը գտնենիք այս երկու ժողովուրդը սերտիւ կապեալ իրարու հետ, այնուու որ մերթ միով անուամբ կը կոչուին և մերթ միովով, Տես Մննդ. ԽԵ. 25, բազդասելով ընդ 36 համարին: Մայրաքաղաք նոցա կը կոչուէր Մագիան, որոյ մասցորդք դեռ կոյին առ Յերուսամսիւ և առ Եւսեբեաւ: Մագիան էր առ

Առնեն գետով, ի հարաւոյ քաղաքին Ար, կամ Արէոպոլիս:

Մագիանացիք էին կառապաշտ, և յաճակի կը հրապուրէին զիսրայելացիս զաշտել Մադիանացւոց աստուածները: Հատ անգամ նաև կը նէին զնոսա հարկատու և կը հարբաւահարէին: Տես Թու. ԽԲ. ԽԵ. Ա. Երը Խարոյելացիք կը վարէն իրենց արտերը և մերձ էին ի հնձել, Մագիանացիք հարկաց վարէն իրենց արտերը և մերձ էին անգամ առաջաւութիւններին, այլև արգեանց տէրէրը կը սուննապատճենէին: Եւ Հըհայք չսուննապատճենէին վարական զորութիւն կամ հաւապատճենէին վարական զորութիւն կամ հաւապատճենէին վարական զորութիւն, շատ անգամ կ'ապաւինէին իւսաները և պյուրէր, մինչեւ որ հեռանար թշնամին: Անդամ մը գեղէուն աղատեց ժողովուրդն այս յափշտակիններէն, Դատ. Զ. 7: Այժմուն իսմույելացիք կ'ապարին տակաւին այն նուինի յելուզակութեամբ, և անոնց ասուասակութիւնները, յափշտակութիւնները և սպանութիւնները կինան նկարագրուիլ այնպէս՝ ինչպէս նկարագրուած են անոնց հայրերունը Հըհեց հին պատմիններէն:

Մագմանա, քաղաք մօտ ի Գաղ. ի սկզբան կը վերաբերէր Յուտագիի, յետոյ անցաւ Շմաւանի ցեղին, Տես. ԺԸ. 31. Ա. Մննց. Բ. 49:

Մագմանա, քաղաք ոչ հետի յԵրրուսղեմ, տեղին անծախօթ, Ես. Ժ. 31:

Մագմեն, տեղի անծախօթ յերկրին Մովարացւոց, Երեմ. ԽԸ. 2:

Մազ: Հըհայ արք, բաց յուլիաւրաց, Թու. Զ. 5, 9, և ի գիպաց ինչ, ինդէս Արիստոլումինը, Բ. Թագ. ԺԸ. 26, բաւական կարճ կը կորէն իրենց մազերը, Ա. Արոնթ. ԺԸ. 14, և անուշահոս իւղերով կ'օծէին իրենց գլուխը, Ել. 1. 30-33. Սազմ. ԽԳ. 5. Ժողով. Թ. 8: Ագտուրդ անխնամ կը թողուին իրենց մազերը, կամ Կածիլէին և կամ կը

փետէին բռամբ, իրեմ. Է. 29: կանայք կը սիրէին գէւ արձակել, չիւ սել զշերո, ածանել անտշանտ իւղերով, և պյկայլ եղանակաւ կը զարդարէին իրենց գլուխը, Խ. Գ. 18, 24: Ա. Կորիթ. Ժ. 15: Առաքեալք կ'արդելուին կանանց այս կերպով յարդարել զշերո, Ա. Տիմ. Բ. 9, Ա. Պետր. Գ. 3: “կանանց մազերուն պէս մազեր, կը նշանակէ նեռին մարտիները, Յայտ. Թ. 8: Բորսով՝ երբ կը մարտուեին, և Ղետացիք երբ կ'օծուեին քահանայ, կ'ածիլիէին իրենց բոլոր մարմինը, Ղետ. ԺԳ. Ժ. 8, 9:

Մազարօր, Յոր. Լ. 32: Թարգ. մանիչը Սուրբ Գրոց կը կարծեն թէ այս բառը կը նշանակէր զերկոտասան կենդանակերպս զոդիակոսի, այսինքն երկնից կամարին վրոյ լոյն գօսի մը, որոյ մէջ են արեգական և լուսնի ճամբառն վրայ գտնուած աստեղը: Որովհետեւ արեգակն և լուսին կը թաւին ամէն տարի շրջան ընել այս գօսւոյն մէջ, այնպէս որ գօսւոյն իւրաքանչիւր մասն հետզհետէ կ'ընդունի այն լուսաւորները, կը կարծուի թէ, “Մազարօթը ժամանակին կրիա՞ս հանել, կը նշանակէ կընա՞նքութեամբդ զոդիակոսի մէջ տարեկան շրջան ընել տալ արեգական և լուսի, որպէս զի տարովն եղանակներն, ամառ, ձմեռ և այլք յաջորդեն կարգաւ:

Մարտասարա, որդի Ենովքայ և հոյր Ղամերայ: Մաթուուազա ապրելով 969 տարի, քան զայլ մարդիկ երկայնակեաց եղու, և մեռաւ տարի մը միայն յառաջ քան զջիչեղեղն, Ծննդ. Ե. 21, 22:

Մահեկա, գլխաւոր քաղաք Քանանցւոց, որոյ մօս հինգ դաշնակից թադաւորք յաղթօնելով բրանսեցան յայրին ուր ապաւինած էին և սպանուեցան: Այս քաղաքն էր Լեռնայի, Աղեկայի և Ապեհի մօտ, ի հարաւոյ արեմակց Երսաւաղեմի, յերկիրն Յուդայ, Յեռ. Ժ. 10-28. Ժբ. 16. Ժ. 41:

Մակեդոն, քաղաք Մանասէի, թէպէս խաքարայ Երկրին մէջ էր: Ի սկզբան էր արքայանիստ քաղաք Քանանցւոց, և երկար ժամանակ

պահեցին զայն Քանանցւոցիք, Ցես. Ժբ. 21. Ժ. 11. Դատ. Ա. 27: Մակեդոն էր Եեղազաւելի թաշտին հարաւոյն արեմանեան ուհիմանին վրայ, կիսումի հեղեղատին մօտ, և զայր կ'ակնարկէ թէերես “Մակեդոնովի ջուրը”, որ յիշաւած է Դեբովայի և Բարակայ երգին մէջ, իրեն աեղի յաղթօնեան նոցա, Դատ. Ե. 19, 21: Ա. Սաղմանիւ Մակեդոն էր ամուր քաղաք, Գ. Թագ. Թ. 15: Հսո մեռաւ Արողիսա արքոյ Յուդայ, Հսո յաղթօնեցաւ և սպանուեցաւ Ասկիսա, և հսն ողրաց զնա իօրայէլ, Դ. Թագ. Թ. 27. ԻԳ. 29. Զաք. Ժբ. 11: Բոպինսոն նոյն կը համարի ընդ Մակեդոնովս զարդիս Լէյնան կիշուած գիւղը զոր Հոռվմայնեցիք կը կոչէին Ղեղիսոն:

Մակեդոնիա, ընդարձակ երկիր ի հիւսիսոյ Յունաստանի: Ասէմանն նորա են թեսազին և Եպառուսո՞ ի հարաւոյ, յարելից՝ Թրակիա և ծավ Եգեական, յարեմտից՝ Ալբրտիկան ծով և Լիւրիկէ, ի հիւսիսոյ Դարդանիա և Մէսիա: Մակեդոնիոյ գլխաւոր գետերն էին Սարիման և Արսիսոն: Հայակաւոր էին լերինքն Ողմնոցս և Աթոս. առաջինն անուանի է ի գիշաբանութեան Յունաստան իրեր նիստ աստուածոց, Թեսազից սահմանն վրայ, և մեծաւ մասամբ ոյն երկիրն մէջ. իսկ Երկրորդն, ոյն է Աթոս, և հրուտանին մը ծայրը յափն Եգեական ծովուն, և զարդիս նշանաւոր է մնաստաններուն զատաւաւ, յորս կը կարծուի թէ կան պատուական ձեռագիր մատեանք: Նախկին բնակիչք Մակեդոնիոյ կը համարուին կիտացիք, Ծննդ. Ժ. 4, բայց հին պատմութիւն երկրին ծանօթ չէ: Մակեդոնիոյ Թագաւորութիւնն հաստատւած կը պատմուի իրը, որոյ հարիւր տարի յառաջ քան զիինիպպոս, առ որով, և մանաւանդ առ որդւով նորա առ Մէծաւն Աղեռանդրիւ հասու Մակեդոնիա ի կատար իշխանութեան: Աղեռանդր, 336-323 նաև քան զիի, անցնելով ի գլուխ Մակեդոնացւոց և Յունաստանցից, ամիեց արեմանեան և հարաւոյն Ասիս մէծ մասին: Դանիկէլ գուշակած էր Աղեռանդրի աշ-

խարհակալութիւնը, Դան. Բ. 3-8, միեղջերեսյ քօշի նմանութեամբ : Դիտազնութեան արժանի է որ Տիկն դահնեկանք Մակեդոնացոց ունին այս ազգային նշանը : Յետ մահուան Աղքառանդրի, Մակեդոնացիւ սկսան հյալ, և հուսկ ուրեմն նուածեցան ի Հռովմայեցւոց առ Պաւլոսիւ Եմիւա, 168 նախ քան դիր, որ չորս դաւան բաժնեց այն երկիրը, Յետպ Հռովմայեցիւ բաժնեցին ըրլըր Յունատան և Մակեդոնիա երկու մեծ նախանգ, և Կունցին Մակեդոնիա և Աթոյիա, 142 նախ քան դիր, Հռովմ. ԺԵ. 26. Բ Կորնթ. Թ. 2. Տես Յաւեաստան : Նոր կատարանին մէջ այս անունն հաւանականապէս առնենելու է այս վերջին նշանակութեամբ : Բայն Մակեդոնիայ քաղաքներն կը յիշուին ի Նոր կատարանի, Ամֆիպոլիս, Ապոլոնիա, Քերիա, Հետապոլիս, Փիլիպոպէտ և թեսազդուիկ : Այս երկիրը հանուի բնեկալու զԱւետարանն, յամի Տն. 55, ի ձեռն Պօզոսի սրում երկինաւոր աեւեամբ ազգ եղաւ երթաւ աշխատիլ հն, Գործ. Ժ. 9. Ի. 1 :

Մատի կ'անուի ի Սուրբ Գիրս, նաև, փախանակ բաժնեման մարմանյ և հոգւոյ, ուստի ևհ, ննդ. Ի. Ե. 11. Երկորդ, փախանակ ստարանալս Ալստուծոյ, և անկանելոյ ընդբարկութեամբ նորա, Ա. Յովհ. Գ. 14 և այլուր. Երրորդ, փախանակ Երբորդ ևհաւան, այն է՝ մահ յաւիտենական դասապարտութեան : Մահն էր պատիժ պատուիրտազահցածթեան Ադամոյ, Ննդ. Բ. 17. Գ. 19. և ըստու սերունդ նորա լինելով պատուիրանազանց, եղաւ Հաղորդանիծիցն եղեց ի վերայ Ադամոյ : Գրիուսոս մեր կեակն է : Ամէն հաւատացեալ հազորդ է կենաց նորա, հոգեկորապէտ և յաւիտեան . և թէպէտ մեղք և մարմանաւոր մահ կը մնան ի վերայ ազգի մարդկան, սակաւ անոնց խոյթոց անուած է : և ի յարութեան վերջին թշնամին պիտի կոխուի ընդ ոսիւք, Հռովմ. Ե. 12-21. Ա. Կորնթ. Ժ. :

Բնական մահը կը նկարագրուի իրերեւ ելումն նշոյ կամ ոգւոյ, գլուշին, Սաղմ. Ճ. 29. իրեր դարձ

մրւանդամ ի հող, Մննդ. Գ. 19. Փողով. Ժ. 7. իրը մերկանալ հոգւոյ զմարմին, զոր իրը թէ հագած է հսկին, Բ Կորնթ. Ե. 3, 4. կամ իրեւ գրան յորում բնակեալ է, Բ Կորնթ. Ե. 4. Բ Պետր. Ա. 13, 14. Հաւասացելոց մահն է իրեւ մէկնել երթալ ի տուն, և ննջել ի Գրիստոս, Փիլ. Ա. 23. Մատթ. Ժ. 24. Յովհ. Ժ. Ա. 11 :

Մահ բաւը կը գործածուի նաև երեւմն փոխանակ մեծ ինչ աղետից, կամ մահ սպառնացող մօտալուս վանդի, զորօհնակ հալածութն, Բ Կորնթ. Ա. 10. Մահուան գուռները, Յոր. Ա. 17, կը նշանակէ անահաննելի աշխարհն ուր կը բնակին ոգիք մեռելոց : Մահ կը գործածուի նաև պայլարանորէն առ ի ցուցանելի Գրիստոնէց անզգայութիւններդաւոր աշխարհի փորձութիւններուն, կող. Գ. 3 :

Մահալար, ի վերնագիրս ՄԳ. և ԶԸ. Սաղմուսց կը կարծուի լինել բառ վերաբերեալ ձայնի եղանակին կամ նուազարանին որ կը գործածուէր այս Ալզմներն երգելու . կամ ինչպէս չենկոցէնոյէրկ և Աղքասահըր կը կարծն, հոգեկոր հիւանդութեանց որ են նիւթ այս Ալզմուսց ողբերուն :

Մահնը-լալալ-նալ-պազ, անոցնուտ, խոյն յուուր, անուն զոր տուալ Եսայի իւր որդիներէն միայն, մարգարէարար ցուցնելու համար զարադ արագ յաղթեն Ասորեսանեայց Ասորւց և Խորայելի, Ե. Բ. 1-3 :

Մահիկ, այսինքն լուսիկ, կը կարծուի թէ էր զարդ պարանոցի ոչ կանանց միայն, Ե. Ա. 18, այլ և արանց և ուղուուց անգամ, Դատ. Ը. 21, 26 :

Մահիթ, էր և է, առ արեելեայս բազմական կամ լայն և ցած ասաինան շուրջանակի ի սենեակո, թէ՛ իրեւ գահաւորակ նստելու համար ի տուէ, և թէ՛ իրեւ անկողին ննջելու համար ի հիշերի, Ա. Բ. 3. Բ Թագ. Դ. 5-7. Մահիթը երրեմն մատիճան աստիճան զեր էր գետնէն, Դ Թագ. Ա. 4. Սաղմ. Ճ. Բ. 3. Մահճին ծածկոցը զեսպէտ էր, շատ կամ քիչ զարգարուն ըստ կարողութեան աս-

նուտեառն։ Աղքատաց մահին էր լոկ ակումբ (Գնուեր) կամ իշտեակ մը, և կամ օժոց կամ ծածկյթ մը զոր և իրեւ վերակու կը հագնէին ցերեկը, Ել. իբ. 27. Բ. Օր. ԻԴ. 13. Վասնորոյ դիւրին էր Ցիռուսի ըսկը բժշկելոց, “Ել, առ մահինք և գնա,” Մարկ. Դ. 21. Բայց մահին կամ անկոզնի համար գահչչք, պահիքն ուրոյն կտական, ոսվրական էր, թէպէտ ոչ մեր պահմու գահաւորակաց (հորեւու) պէս։ Տես Բ. Օր. Դ. 11. Ամուս. Զ. 4. Հընայք գիշերները կը հանէին իրենց կօշկները միսյն և արտաքին հանդերձը։

Մաղաքիա, բարեգութիւննա։ Մաղաքիա է վերջինն ի փոքր մարդարէից և բոլոր մատենագրաց Հինկտակարանին։ Այնպէս քիչ տեղեկութիւն կայ պա անձին վրայ, որ սմահիք, թէպէտ առանց բաւական պատճառի, կը արագակումին թէ Մաղաքիա արգարէ յատուկ անուն է, թէ ընդհանուր անուն, պահիքն հրեշտակ Տեառն, իրեւ պատգամաւոր կամ մարգարէ Աստուծոյ, Անդ. Ա. 13. Մաղ. Գ. 1. Մաղաքիա հաւանականապէս մարգարէացաւ իրը 416 ին նախ քան զի՞ր, Նէեմեայի իշխանութեան վերջին տարիներն, զի՞ր Անգեայ և Զաքարիայ, քահանուից և Յոթապէտ գահանուից ժողովդեան մէջ մեծ անկարգութեան մը ծամանակ։ Այսն այսոր կը մեղադրէ զքահանայս, և կը յանդիմանէ ժողովուրդը վասն զի օտար կիներ կ'առնէին, իրենց եղբարց դէմ անդթօւթեամբ կը վարսէին, իրենց կիները կ'արձակէին, և ոչ տասանորդ, ոչ երախայրի կուտային։ Կը թօւսի ակնարկել որ Նէեմիս նորոգեց Աստուծոյ հետ հանդերձ քահանույիւք և գլխաւորօք ժողովդեան։ Իր մարգարէութեան վերջին մատին մէջ Մաղաքիա կը մարգարէանայ զգալուսու Ցովհաննու Մկրտչին հոգուով և զօրութեամբ Եղիսայի, Մաղ. Դ. 1. Դ. 5, 6. Մատթ. Ժ. Ա. 10, 14 Ժ. 10-13. Ղուկ. Ա. 17. կը մարգարէանայ նաև Քրիստոսի կրկն գալստոր, և երկիւազած առառածապաշարից երանութիւնը։ Այնպէս Հինկտակարանը կը գոյուի Մեսիայի մարգարէանամբ, և նոր

կտակարանը կը բացուի պյա մարգարէութեան կտակարանմբ։

Մաղրաս, Յատուր, ծառայն զորոյ աջ ականջը կորեց Պետրոս և Ցիռուս հրաշքով ողջացուց ի Գեթենեմանի, Մատթ. ԻԶ. 51. Ցիռուսի վրայ եղողներաւն, անոր առառածութիւնը ցուցնող երկու նշան տեսնելն եղը, Ղուկ. ԻԲ. 51. Ցովհ. Ժ. 6. գարձեալ բանելն զնա՝ յայտնի կը ցուցնէ մարդկային ողջին կուրութիւնը և յամառութիւնն ի մեզ։

Մամբրէ, որուր, Ամագրհացքի իշխան, իջրայր Եպոպայ և Աներայ։ Երկրին որպէս միաբան բոլոր զըրութեամբ օգնեցին Արրահամութափել զնավագ գերիշներուն ձեռքէն, Մանդ. Ժ. 1. Ցանուն պյա Մամբրէի կաշուեցաւ։

2. Քաղաքն ուր կը բնակէր Մամբրէ, որ յետոյ կոչուեցաւ գերբոն, որոյ արտարձաններուն մէջ կար մեծ կտազնի մը կամ կազնւոյ տնառաւ։ Արրահամ և որդիկ նորա շան անգամ հոս կը կանգնէին իրենց վրաները, Մանդ. Ժ. 18. Ժ. 1. Մակենիսի այլը մօտ էր Մամբրէի յարկելից, Մանդ. ԻԳ. 17, 19. ԻԲ. 30, և մօտաւոր բարձրաւանդակէն Արրահամ կրնար տեսնել Սոգոմոյ և Գոմորայ ծուխը, Մանդ. Ժ. 27, 28.

Մամնայ, բառ Քաղցէարէն որ կը նշանակէ ինչ, որոցած։ Քրիստոս ըստ, “Զէք կրնար ծառայել Աստուծոյ և մամնայի”, Մատթ. Զ. 24. Հարոսութիւնն արդարե կոււր է ապաւինելոց ի նա, ինչպէս Արամազդ կամ Անահիտ, և կոտպաշտ մը չի կրնար երկինք մտնել։ Քրիստոս կը իրատէ նաև զեկը, օքնական անիրաւ տնտեսին, աշխարհային ինչ, “անիրաւ մամնային, որ ընդհանրապէս կը փնտառի և կը գործածուի մեղքը, պյանպէտ գործածել, որ զԱստուծած, մեր գատաւորն, ընենք մեղք բարեկամ, և ընդունինք ծըմարիա հարառութիւնն յերկինս, Ղուկ. Ժ. 9, 11։

Մայր, ծառ մշտագալար, գեղեցկատերի, որոյ հայկապ բարձրաւթիւնը և տերեւաիրա սատերը կուտան հանդյական շուք և հովանն։

Երբայեցերէն բառը շատ տեղ թուի նշանակիւ նոմի, զոր աես : Մայր փոյսը կը գործածուէր ի շխատած հաւուց, Եզէկ. ի. 5, նուադարանաց, Բ թագ. ջ. օ, տանց գերաններու և հեծաններու, Գ թագ. Ե. 8, 10. Թ. 11. Երդ. Ա. 17 :

Մանայեմ, Գի՞-րէւ, վեշտառաներորդ թագաւոր իսրայելի, յառաջադրյն զօրավոր զօրաց Զաքարիայի : Մանայեմ թերքա էր երբ լոկց իւր արիովը սպանուում, և իսկով իսացաց ի վերայ Սեղաւում, որ փակուած էր ի Սամարիա : Մանայեմ բռնեց և ոպանինց զնա, և ապա նոտաւ գահը : Թագաւորեց Սամարիա տառը տարի, 771-760 նախ քան զիր, և էր բանաւոր և անագորյն կռապաշտ : Ասորեսանի թագաւորը, Փուզ, առ Մանայեմաւ արշաւելով Իսրայելի երկիրը, ստիպեց զնա տալ հազար տաղանդ արծաթ, զոր հատուց Մանայեմ հարկ ունել իւր Հարավասահպատակաց վրայ մարդ գլուխ յիտուն սիկզ : Ավ թուի թէ Մանայեմ մեռաւ բնական մահուամբ . բայց սրբին և յառդ նորո Փակէիս երկու տարի միոյն թագաւորեց, և այն հարսութեան վերջինն էր, Դ թագ. Ժ. 13-22 : Ասորեսանի արձանագրիթեան մը մէջ որ մօտերս գրտնուեցաւ, յիշուած կը դանուի Մանայեմի անունը :

Մանայեմ, Գի՞-րէւ, դայեկորդի Հերովդի Անդիպայ, բայց աննանն նմա բարյիւթ և վախճանաւ : Մանայեմ էր պաշտօնեայ Քրիստոսի յլլատիոր, Հերովդէս՝ պարտաւոր արեան Քրիստոսի և կարապեսին նորա միանդամայն, Գործ. Ժ. 4 : “Եւէկը պիտի առնուի, և միոյն թողովի” :

Մանայիմ, Երտունի, բայեկորդի տեղւոյ, ուր հերշուակաց բանակ մը և Յակոբոյ բանակն հանդիպեցան իրարու, մինչ Յակոբ կը դառնար ի Միջագետաց, Ծննդ. Լ. Բ. 1, 2. Մանայիմ էր ի հիւսիսյ Յարսկայ և մօտ ի Փանուէլ, և յետոյ եղաւ Ղետական քաղաք յերկրին Գագայ, Յես. ի. Ա. 38. Կերեկի թէ էր քաղաքը ամսուր, քանզի Յերուսամի նըստաւ հոն իւր կարճ թագաւորութեան ատեն, և Դաւիթ հոն ապաս-

տանեցաւ յերեսաց Արիուզոմայ, Բ թագ. Բ. 8. Ժ. 24, 27 :

Մանանայ, հրաշալի կերակուուն՝ զոր տուաւ Ասուուած անապատին մէջ իսրայելացւոց : Էր մանր սերմ, ողիստակ իրեւ զեղեւամն, բոլրտի և ի շափ գնձոյ, Ել. Ժ. Թու. Ժ. Ա. կը տեղար ամէն առաւուս, ցողոյն հետ, իսրայելի բոլոր բանակին մէջ անոնց քառաւուամեայ ճամբորդ ու թեան ատեն յանապատին այնպէս առաւս, մինչև բաւել այնչափ բազ ու թեան գոխանակ հացիք, Ել. Ժ. 35. Բ Օր. Իթ. 5, 6. Յես. Ե. 12 : Ոչ ուրիշ ըսուած է թէ իսրայելացիք ուրիշ կերակուր չունէին : Թէ շատ ոչխար և արջաւ կար իսրայելի բանակին հետ՝ Սուրբ Գրոց շատ տեղերէն յայտնի է : Ամէն օր կը մատուցաւէին անտարակշու, բաց ուրիշ նուէրներէ, նաև զոհք յանանոց, որոց միար կ'ուտէին քահանայք բահանայք և Ղետացիք բառ օրինաց : Երբ մանանայն առաջին անդամ տեղաց, իսրայելացիք չէին գիտեր թէ ի՞նչ էր այն, և կ'ըսէին իւրարու, և ան հու, որ կը նշանակէ, ի՞նչ է այս : Շատք ի մեկնաց կը կարծեն թէ այս հարցման ստէպ կրկնուելին մնաց և կամ մանանայ անունը : Պուլքհարտ կ'ըսէ թէ, ի հոգիստ շուրբ շլինայիւ, գեռ կը գննուիր տեսակ մը մանանայ օր կը ծորէ այլեայլ ծառերէ, բայց մանանանդ ի մոշայէ, յունիս ամսուն մէջ : Արաբացիք կը քաղեն այս նիւթը, և կը շննեն անկէ տեսակ մը քաքար, և կը կոչեն պերսէն եւրէ : Տես Ել. Ժ. 31 : Յետոյ իշենպուրկ քըննելով տեսաւ որ այս հիւթը ծորեցնողն էր տեսակ մը միջաւ զոր մանր կը նկարագրէ իշենպուրկի : Տաց այս նիւթէն և հասարակ մանանայէ որ կը գործածուի իրեւ լուծիչ գեղ և կ'ելլէ հացի կոշւած ծառերէն հարաւային Եւրոպայի, կան յԱրարիա, ի Պարսկաստան և այլուր մանանայ կոշւած ուրիշ տնկային նիւթեր որ նոյնօրինակ ծագում և յատկութիւններ ունին : Բայց այս նիւթերուն և ոչ մին կրնայ նշն համարուիլ իսրայելացւոց մանանային հետ, որ յայտնի է թէ յատկապէս անսոն

համար տրուեցաւ աստուածուսա, վասն զի սկսաւ տեղալ երբ այն ժողովուրդը պէտք ուներ կերակրոյ անապատին մէջ, և երբ այս պէտքը դադրեցաւ՝ դադրեցաւ նաև մանաւայն։ Այս մանաւայնը ոչ թէ ծառերէ կամ թռուփերէ կը ծարէր, այլ կիցնէր անապատին երեսը ուր որ կ'երթար ժողովուրդը, և յատկութեամբ տարքեր եր մանաւայ կուռած մեղ ծանօթ նիւթերէն, քանզի էր այնշափ կարծր որ կ'աղացաւէր և կը խորովուէր իրեւ ցորեան, և կ'որդնոտէր ի վաղին։ Հրաշալի եր նաև առատութեան կոզմանէ, վասն զի անապական կը մնար շարաթ օրը։ Այս վերջին երեք յատկութեամբ ք Աստուած որանիւլապէս կը յայտնէր շարաթ օրունն սրբութիւնն, իրբեք օր հանգստեան հաստատեալ ի սկզբանէ աշխարհին, և ոչ Անիւ լըննէն։ Բաց աստի, մանաւայնէն մաս մը դրուելով յասկեղէն ամսնի, իրբեք վկայութիւն պահուեցաւ ութամի առապանակին մէջ ուր մաց անապական այն նիւթը որ ինքնին պականացու էր, Երբ. Թ. 4։

Ի Սազմոնին, ՀԲ. 24, 25, մանաւայնը կը նշուի հրեշտակներու հայոց, սերինից ցորենն, ցուցնելու համար թէ էր գերազանց, և կու գար շիտակ Աստուծոյ ձեռքէն։ Խորայելացիք կը ժողվէին մանաւայն մարդ գլուխ մէջ-մէկ օմէր։ Անոնք որ աւելի կը քողէին քան զայս չափ աւելին կոտային պյուջ արգելեալ էր ծածկել կամ թաղել զայն, և այս, ինչպէս կուսուցանէ Պօլսս, թ կորինթ. Ը. 13-15, իրաւ էր ամէն մարդու չթաղել երկրաւը և կորստական բարիք, այլ տալ առատօրէն մեր եղբայրներուն ի կարօտութեաննոց։

Աստուծոյ այս մէծ պարդէն առ խորայելացիս շատ բաներու զգալի օրինակ է, և կը նշանակէ ածմարիտ Հացը, որ կու գայ յերկնից ապրսաւած և կորուսաւալ մարդ էր կարուսաւան ի վերուստ եկեղեցւ գաշտն, իրեւ հանապաղորդ և առաւ պաշար, մնուլ զպէտո իւրաքանչիւր մարդց։

Մանաւեի տեսակ ինչ տարեսը

թիւյ որ կը բուռնի ի Պաղեսամին։ Կը հասնի մինչև եօթն կամ ինն ուռք բարձրութեան, մի մատ թանձր ցողնով, Հաբքէթ, ի քննելին ոյս առնենին մէկ պարտէզ, տեսաւ թռչուն մը որ իջնելով նստաւ յոսաւ մանաւիս անկոյ մը որ անոր մօտ էր, Մատթ. ֆ. 31, 32. Մարկ. Դ. 31-32. Ոմանք կը կարծեն թէ մանաւիսվ կը հակցուի Սըլուսուս իւրէսէտ կոյլուած ծառը, որ նզնպէս կը գանոսւի ի Պաղեսամին, և կը բերէ պառազ ողկուզածն, որց մէջ կան մանաւանց նման սերմանք։ Մանաւիս հատ կ'ըսուէր իրեւ առակ փոքր և չշնչն բան մը ցուցնելու համար, Մատթ. ֆ. 19։

Մանաւէ, հուցուցիւ 1. երեց որդի Յովեսիայ, ծննդ յեղիպաս։ Մանաւէի սերունդը եզաւ մէծ ցեղ, և երկու բաժնուեցաւ յերկիրն աւելուաց, մէկ մասը բնակեցաւ յարեկից, Յորդանանու, Բատոն կոշուած երկիրը, Յարոսայ գետէն դէղ ի հիւսիս։ և միւսը մասը՝ յարեմից Յորդանանու, ի մէջ Եփրեմայ և իսոպարայ, և կ'երթար Յորդանանէն մինչև Միջներկրական ծով։ Մանաւէ ցեղն սոտրին էր յայ քան զեղզն նիփեմայ հարսութեամբ և զօրութեամբ, ըստ կանխառացութեան Յակոբայ, Ծննդ. ԽԱ. 50, 51. ԽԸ. Յեւ. ֆ. 9. 17.

2. Ամբարիշտ որդի և յաջորդ բարեպաշտին Եղեկիսյ, արքայի Յուդայ։ Ակսաւ թագաւորել դեռ մանուկ երկուստանամեայ, 698 ին նախքան զիքը, և թագաւորեց յիսուն և հինգ տարի։ Սակայի կապաշտութեան, բանաւորութեան և անագործունութեանը համար, թագի ետ Աստուծ Ասորեստանեայ ոտնել զնա գերի ի Բարեկն ի քառն և երկրորդ ամի թագաւորութեան նարա, հաւանականապէս առ Ասորդանաւ արքայի Ասորեստանի բազց համ, ի բարեկն, այնպէս իտնարչեցաց զնա պահան, որ Աստուծ ծարքեց զլասորեստանեայ միւսանգամ հաստատել զնա յաթոռ իւր իրեւ հարկատու. և այնուչեան Մանաւէ զանաց ուղղել շարկը զրբ գործած էր առաջ։ Իւր նախկին կուսքերը և

վհանկները վերցուց, և ի հոգեոր և մարմնաւոր օգուտ թագաւորութեան իւրոյ շատ նոր կարգեր հաստատեց. նորոգեց լյրուաղճէմի ամրութիւնները, նոր մաս մը պատելով պարապաւ յարեմոխ, և զՈՒՔԵԼ յարեկից հարտոյ, և զօրացուց Յուդայի պարապաւ քաղաքները: Յետ երկար թագաւորութեան որ երկայնագոյն էր քան այլ թագաւորաց Յուդայ, մեռաւ իսազաղութեամբ և թաղուեցաւ յիրուաղճէմ, դ թագ. Ի. Բ. Անաց. ԼԳ.

Մանե, բաժեւ է. թենկեղ, իշեւ է. Փարսին, բաժնեւ է. Փաղդէարէն բառեր որ հրաշիք գրուեցան յորմն, մինչ Բաղտասար ամբարիշտ ինձզբը կու տար, և կը նշանակէն անոր տան մօտալւտ պատուհասը, Դան. ի. Գաղգեայքն աստեղայէտք չկրցան կարգալ ոյն գիրը, թերեւ վասն զի գրուած էին հին Երրայական նշանագրք, և եթէ կարող ըլլոյին և կարգալ, պիտի չկրնային մեկնել իմաստը որ չարագուշակ էր: Սակայն Դանիկէլ աստուածատուր հանճարով հասկցաւ և իշիեց բանել համարձակ այն գրոյն ահաւոր իմաստը, և ի նմին գիշիրի կատարուեցաւ Դանիկի խօսքը: Որչոփ ամբարտաւան գլուխնութիւնների կանխասացութեան մէջ կը տեսնենք ուխտին Հրեշտակը որ երեցաւ Արքահամեր, գեղենի և այլցոց, և որ ոչ կը նիրէ երբէք և ոչ կը քնանայ, այլ կը հսկէ իւր զրկեալ ժողովրդեան վրայ: Ա. Ա. Պէս երեցաւ նաև Յակոբայ, և շուզեց ըսկել իւր իսրայելաւոր անունը, Մննդ. Լ. 29. Դատ. ԺԳ. 18. Ե. Թ. 6. Ղուկ. ԺԳ. 34:

Մանրագոր, Երրայեցերէն՝ Տուրքի, Մննդ. Լ. 14-16. Երգ. Ե. 13, տունկ ինչ որուն կ'ընծայուէր, հաւանականապէս՝ առանց հիման,



զամուլ կանոյս որդեծին բնելու զօրութիւնը: Հին թարգմանութեանց շատերուն հայելով, կը թուի լինել Լիննէն Արքուն Մարտրիւր կոչուած տունկը որ մորմի (պէլատոնայի) տեսակէն է, ճակնդեղլ նման արմատով, սպիտակ և կարմրագոյն ծաղկօք, և անուշահոտ, գեղին խնձորներով, և կը հասնի մոյիս ամենին մինչև յուլիս: Բայց այս կարծիքը հաստառուած չէ:

Ման, քաղաք ի ծայր լեռնային մասին Յուդայ, Յետ. ԺԵ. 55, որց մօտ կը բնակէր Նարազ և ուր ապրատամբ եցաւ Դաւիթ յերեսաց Սառազոյ, Ա. Թագ. ԻԳ. 21, 15. ԽԵ. 2: Ըստ Շափինսոնի Ման է այժմու Մայն կայսրած աւերակոտ տեղին, եօթն մղն ի հարաւ կոյս յարեկելից գերբոնի:

Մանացիք, Արաբացի ցեղ, Բ. Մանաց. ԻԶ. 7, որ կը յեղաւի Ամաղեկացւոց և իսրայելի ուրիշ թշնամիներուն հետ: Ասոնց բնակութիւնը կը թուի թէ էր մօտ ի տեղին անուսնեալ Ման, գրեթէ յարեկելից Ոփերայի (Վ. ԽԵ), ի վերց ճանապարհն ուխտաւորաց Դամակոսէ ի Մէքքա: Ողիս յաղթեց Մանիացւոց:

Մառօն: "Մառօնի ջուրը", Յետ. ԺԱ. 5, կամ ծովակ Սեմելքոնի, Յորդանանէ կազմուած երից ծովակաց հիւսիսայինը: Է ի հարաւային մասին հովանին զոր կազմեն երկրին ճիւղք չերմնի: Մովակը կը հոչուի հիմա, բատ անուան հովտին, ծովակ Հուլէիք: Բաւն ծովակը երկոյն է շրոյ կամ հինգ մղն, և թերեւ չըս



ԽՈՎՃԱԿ ՄԱԼՈՆԻ, ՀԱՆԴԻՆՉ ՀԵՐՄՈՒ ԼԵՐԱՄԻ Ի ՀԵՌՈՒԻՆ

մղոն լցին, և կ'ահճկանայ դեպ ի հարաւ. ի ծանծաղ և սակաւաջուր, և մեծ մասը ծածկուած է ջրային տնկօք: Հազարաւոր ջրային թաշունք կը խաղան ծովակին երեսը, և ծովակն ունի առատ ձուկ: Հիւսիսային կողմն է Հուլէհի գաշտը որ է տափարակ, իբր վեց կամ աւելի մղոն երկայնութեամբ: Այս տափարակին վերին ծայրը կը միանան երեք գետակներն յորոց կը կողմանի Յորդանան: Յարկեմնից Յորդանանու ի վեր քան զծովակն, կայ ճախին որ կ'երթայ դեղ ի հիւսիս մինչև ի խառնունս երից գետակաց, և անդր ևս, մինչ յարկելեան կողման երկիրը մշակուած է դրեթէ մինչև ծովակը: Տափարակն արդարէ սրբանելի է, բարերեն յոյժ: Ամէն տեսակ արմակը կու քան յառաջ դշվն երկամք, և արժանի է Դանայ ցեղին լըտեսներուն գովեստին. “Երկիրը տեսանք, և ահա շատ աղէկ է . . . անանկ աեղ մըն է՝ որ հոն երկրի վրայ եղաղ բաներուն մէկը պակաս չէ. . . Դատ. Ժ. 9, 10: Հողը կը բաղկանանայ հեղեղային նիւթերէ, և երկրին մէկ մասը կը թաւի սղողեալ ջուրերէ ի գարնան: Ալյապէս իշլ Հուլէհի ծովակը և հովիտը են ամբաւ

միւնքերանց, և հանդերձ ձեռմբք Հերմոնի կը մատակարարեն յամուրայինի ջուրը Յորդանանու: Այս ծովակին մօտ Ցեսու յաղթեց Քանանու հիւսիսային մասին թագաւորաց, Ցես. Ժ. 4-8:

Մասփա, բիբունց, 1. քաղաք ի Գաղապատ, Ովկ. Ե. 1, պյուղէս կուսուած ի Կարկառէն զոր կանճնեցին Յակոր և Լարսն, Ծննդ. Լ. Ա. 49: Ըստ ոմանց այն տեղն էր որ կը յեշուի ի պատմութեան Յեփթայեայ. Դատ. Ժ. 17. Ժ. Ա. 11, 29, 34.

2. Քաղաք Բենիամինի, ժողովատեղի ցեղից Խորայելի առ գատառարք, Ցես. Ժ. 26. Դատ. Ի. 1, 3. Ի. Ա. 1: Հոս կը զոհէր և կը դառեր Սամուել, և հոս անուցան Սաուլը թէ պիսի Թագուարէր, Ա. Թագ. Ե. 5-16. Ժ. 17: Ասո ամբացուց այս քաղաքի իբրև պատուար ընդդեմ Խորայելի, Գ. Թագ. Ժ. 22. և էր նիստ կուսակալի առ Նարուգոգոնոսորաւ, Երեմ. Ի. 6, իսկ յետերութեան նորէն առնուեցաւ. Ղէեմ. Գ. 19: Անունէն յայտնի է թէ քաղաքին տեղը բարձր էր, և էր մօտ ի Խամակթ, ուստի Շողինանն այն կը համարի զՄասփա ընդ աեղցին որ պյուժ կոչէ նէղի Սամկել.

շրբ կամ հինգ մղոն դեպ ի հիւսիս
արևմտեան հիւսիսոյ Երուազաղեմ:

3. Գաղաք ի դաշտին Յուլայի,
Յեռ. ԺԵ. 38:

4. Հավիս մօս ի Հերմոն լեռան,
դեպ ի Սիեդոն, Յեռ. ԺԱ. 3, 8:

Մատարիա, դորիւ Տիերոն, մին
յաշակերտաց որ շրջացան ընդ Փրկչին
ի մկրտութենէ նորա մինչև ի համ-
րածումն նորին, Գործ. Ա. 21-26,
և յետ համբարձման Քրիստոսի ընտ-
րուեցաւ լինել մին յերկոտառանից:
Մատաթիոյի վրայ չունինք ուրիշ
աեղեկութիւն:



Մատանի, օղ ի զարդ ականջաց,
արնդաց, սրունից, բազկաց կամ
մատանց: Մատանւոյ կամ օղի հնու-
թիւնն յայտնի է ի Սուրբ Գրոց և
յարտաքին մատենագրաց: Երբ Փա-
րաւոն կառավարութիւնը յանձնեց
Յովսեփայ, հանելով մատանին իւր
մատէն տուաւ անոր, Ծննդ. ԽԱ. 42.
Յետ յաղթութեանն ի վերայ Մա-
դիամու, խորայելացիք մատուցին



Առուծությ մատանիներն, ապարան-
ջանները և սոկեղէն մանեակներն զօրս
առին աւար ի թշնամոյն, Թուլ.
ԼԱ. 50:

Խորայելացիք կանայք կը կրւին օղ
ոչ միոյն ի մատանս, ոյլէ ի աշ-

գունս և յականջս, և ի պնդունո ո-
տից: Տես Ապարտնզան: Յակորոս



Հարստութեան և պատույ նշան կը
համարի սոսկեղէն մատանին ի մա-
տունս, Յակ. Բ. 2: Ի դանալ ա-
նառակ որդւոյն, հայրը հրամայեց
հապցունել անոր պատմուեան գե-
ղեցիկ, և մատանի գնել մատը,
Կուկ. ԺԵ. 22:



Մատանին կը գործածուէր մանա-
ւանդ իրեկ կնիք առ ի կնիքէ նովաւ,
և Սուրբ Գիրք ընդհանրապէս զմա-
տունին կը համարի մանաւանդ սեպ-
հական թագաւորաց և մեծամեծաց,
ինչպէս Եդիզոսոսի թագաւորին,
Յովսեփայ, Աքազու, Ցեղաբելոյ, Ա-
ռուերոսի թագաւորին, անոր սիրել-
ոյն Համանայ, Մուրթքէի, Դարեհի
արքայի և պյուց, Գ Թաթ. ԻՎ. 8.
Եսթ. Գ. 10. Երեմ. ԻԲ. 24. Դան. Զ.
17. Այս էշխանաց հրովարտակները
և ուրիշ հրամանները կը կնիքուէին
անոնց մատանւովն իրեմ կնիքով, և
ոյս դրումը որպէս թէ կը վաւերա-
ցնէր այն գրուածնները:

Մատրես, պարփև, առողեալ և
աւետարանիչ, եր որդի Ալիխայ, ի
ծնէ Գալիխացի, կրծիւք Հրեայ,
արուեստի մաքրաւոր, Մատթ. Բ. 9.
9. Ժ. 3. Ղուկ. Զ. 45. Միւս աւե-

տարանիչք կը կոչեն զնա լսկ Ղեփ ,
որ անոր Երբայիցերէն անունն էր ,
Մարկ . թ. 14 . Ղուկ . թ. 27 . բայց
ինք կը կոչէ զիկ միշտ Մատթէռո ,
որ թերեւս անոր մարսաւորութեան
կամ հարկահանութեան ժամանակի
անունն էր . Մատթէռո չի ծածկեր
իւր նախին արուեստը . այսպէս կը
բարձրացնէ Աստուծոյ շնորհքը որ հա-
նեց զնա ի պաշտօն առարկելութեան .
Մատթէռի սովորական բնակութիւնն
էր կափառապայտմ , և մաքսաւորու-
թեան տեղն էր հաւանականապէս
արբաւնի ճամբաւն զոյ , մօս ի ծովն
Տիրերից . Հոն , միջ իւր պաշտօնին
վրայ էր , կանչուեցաւ ի Յիսուսէ եր-
թալ անոր ետեւէն , Մատթ . թ. 9 .
Մարկ . թ. 14 .

Հաւանական է թէ Մատթէռո ար-
դէն ծանօթէ էր հրաշից և զարդա-
պետութեանց Յիսուսի :

Մատթէռսի , աւետարան ըստ .
Տես Աւետարան :

Մատթուակ , Ծննդ . թ. 4 , 13 .
Նէմ . Ա. 11 : Աւագ պաշտօնեայ
տան թագաւորաց : Մատթուակին
գործն էր լնուլ և մատուցանել բա-
ժակը թագաւորին : Մատթուակա-
պետ կը կոյուէր մատուուակոց դլու-
իր կամ վերակացւն , Ծննդ . թ. 2 .

Մար , չափ հեղանիւթեցը որ կը
տանէր իրը 30 քառ և 384 տրամ-
գինին զար ըրաւ Յիսուս հրաշից ի
կանա Գալիւեացւոց արդարեւ շատ
էր , բայց հարմներներն ալ շատ
էին , և թերեւս հարմնիը տեւեց ամ-
բողջ եօթնեակ մը , Դատ . ժ. Դ. 12 .
և թերեւս ի լուր հրաշիցն մեծ բազ-
մութիւն եկաւ Հոն ճաշակել հրա-
շալի գինիէն :

Մարախա , միջաւ թեւաւոր շատա-
կեր որ շատ տեսակներ ունի , և մեծ
հարուած էր յարեւելո հին տեսնը ,
ինչպէս նաև հիմա : Տասն այլեայլ
Երբայիցերէն անուններ կան ի Սուրբ
Գիրս միջաւաներու այս սեռին հա-
մար , բայց ունանք հաւանականապէս
տարրեր տեսակներու անունն են ,
կամ միենյն անսակին այլեայլ մե-
շերուն : Ըստ Սուրբ Գրոց մարտիքի
անհամար գունդերու ըստ հրամանին
Աստուծոյ կը թռչին և կ'երթան ,
և են ի պատիժ ազգաց մեղացելոց ,



թ. Օր . իլ . 38-42 . Գ Թագ . Ը . 37 . Բ
Մնաց . Զ . 28 : Եգիպտացւոց հար-
ուածներուն մին էր մարտիք : Մարտ-
իր ծածկեց բոլոր երկիրն այնպէս որ
ուցաւ գետինը , և ամէն կանաչ
իրու և դալորի սպառեցան , ինչպէս
ծառոց պտուղները որ կարկուէն մատ-
ցած էին , ԱԼ . Ժ . 4-19 : Բայց այս
միջատին մասնաւոր հակարպէրը և
անոր պապականիչ ընթացքը կը տես-
նուի մասնաւորդ առ Յովելիսոյ . թ .
3-10 , քան այլուր ի Սուրբ Գիրս :
Յովելիսոյ այս նկարագիրին է արդարեւ
բոլոր մարդարէական նկարագիրնե-
րուն մէջ երեւելին , և ոչ միայն մա-
րտիններուն , այլև թշնամիաց , որոց
կարապետ էին մարտիք , աւերումը
և ապականութիւնը կը ցուցնէ աղ-
ուու կերպով և ծցդիւ : Այս նկարա-
գիրը կարգացողը կը տեսնէ որդէս
թէ յայտ յանդիման այն ապակա-
նիչ բանակին ահեղ չուն , և անոր
աղետալի արդինքը որ է համատա-
րած ամայութիւն : Պէտք չէ մա-
նալ նաև որ , Յովելիսոյ Ա . Պ Լիսյն և
համարին մէջ յիշուած չըստ տեսակ
միջարք , իսանիք , մարտիք , ջորեսկ
և գրուիճ , ըստ Երբայիցւոց ծ այլ
ինչ են եթէ ոչ մարտիք այլեայլ
կերպարանիք , ունանք թերեւս անթէն :
Հաւի և Մորիէրի հետեւել կոսր-
ները , զար նաև նկարուր , Պուլը-
հարտ և ուրիշ ճանապարհորդք կը
հաստատեն , կրնան թերեւս իրքն
մէկնութիւն ծառայել Սուրբ Գրոց
վերյայիշեալ համարին և նմանեաց :

Հաւ , կ'ըսէ , “Մարտիք զար և
տեսոյ՝ մեծ կին քան մեր հասարակ
մարտիք , և ունին թերեւս ու բիծե-
րով , իսկ որունք նոցա և մարմին էին
Digitized by Google

բաց գեղնագոյն : Ասոնք նախ կ'երեւին ի վերջ կցոյ մարտի , և կու զաներեւն հարաւային հողման : Ի մէջ ապրիլ ամսն այնպէս կը բազմանան որ օրուան տարուն կ'ելլին յօդու երամփին , կը թաշին իրրե զամպո , մինչև . բառ բանին Ցովեկայ , միացուցանել արել : Երբ հովս այնպէս սատարի է որ գունդ գունդ մարտիներ իրարու ետենէ կը խուճապեն կամ իրար կը իւառնուին , կը տեսնուր սաղմաներգուն նմանու թիւնու , “Մարտի պէս թօթվաւեցայ ,” Ազգմ . Ճթ. 23 : Մայիսի մէջ այս գունդերը տակաւ կը բաշուէին ի Մէջիծահ և յայլ մերձակայ դաշտու ուր կ'ածէին զաւսիւ բարեանց : Այն ինչ կը թափէին , այսինքն կ'ոգերուէին ձուք , ամբաւ բազմութիւն ձագուց պարու գործելով , մզնի ութերուն մասնին մեծութեամբ իրը երկայնաձեւ կամ քառակաւուի հոն մարմին մը կ'ուղղուէին գէպ ի ծովը . բան չէին թողուր իրենց առջեւ . ինչ որ գալուր և հիւթեղ եր կ'ուտէին , ոչ միայն մանրախու բանջար , պյլ և պյդիս , թզենիս , նանենիս , արմաւենիս , խնձորենիս , և զամենայն ժառ գաշտի , Ցովել . Ա. 12 , և կ'ընէին զոյս , պահելով իրենց կարուն իրեկ բանակ ճակատամուզ , կ'ելլով ծառեր կամ պարտերն ի վեր որց կը պատահէին իրենց ճամփուն վրայ , նաև մտնելով տուներ և սենեակներ ըստ օրինակի գոզց : Բնուիչչք անոնց առաջն առնելու համար կը բանային իրենց դաշտերուն և պարտէզներուն մէջ փոսեր և իրամներ , զոր կը լնուին ջրով , և կամ կը գիզէին շեղջ շեղջ մացառ , խոզան կամ սոցին նման գէր բարյացաց նիւթեր , որց կրակ տալով կը փոսեցնէին , երբ կը մտնենային մարտիք : Բնոյց ի զուր էր այս առնենայն , քանի իրամներն կը լցցուէին արագ արագ , և խարցիները կը մորէին զերար հրոզ խուռն բազմութենէն , մինչ ճակատը կը յառաջանար անվեհեր ի վատանդէն , և հստանքը կու գար այնպէս տագնաւ որ ընկրկն զոյն գրեթէ անհնար էր : Յու միոյ կամ երկուց աւուրց ի չու անկանելոյ առաջին խմբին , նոր խումբեր հասնելով ի ծուոյ , կ'ելլին ճռաբաղ առա-

ջիններուն ետեւէն , կրծել ծառերուն կեղեները և մատազ նիւղերը որ պրծած էին առաջին որկորուսաներէն : կորուսանելով միայն իրենց պըտուղները և տերեները : Յիշարի կը նմանցնէ զնոսա մարգարէն մեծ բանակներու , և կը յաւելու թէ երկիրն էր իրրե զդրախտ առաջին նոցա , և երբեք անապատ ամսոյի յետոյ նոցա : ”Մորիէր կ'ըսէ , “Յունիսի 44 ին , մինչ գեւ կը նստէինք մեր զրաներուն տակ զմիջօրէիւ , լցցինք անսովոր ձայն մը , հեռուէն եկող սաստիկ հողմոյ նման : Վեր նոյյիկ լով տեսանք ահապին ամոց մը , ուղղ տեղ փեռեկալ կիսով չափ , ուրիշ մասերը բոլորպին ուկ , որ կը տարածուէին օգին մէջ , և երբէք երբէք կը խաւարեցնէր նաև արել : Շուտով հունիցարիք թէ մարտիք էր , որ խմբովն կ'իյնար մեր քրոյ : Մարտիներն էին նորէր , մինչև թուել ինձ տեսանել ոյն շառապայն սատակիչ մարտիք որ էր մին հարուածոց կցիկացուսի : Խոկոյ պարտիզաններ և հողագործք սկսան բարձրածայն գոչել թոյլ չտալու համար անոնց իջնել վար : Կարծես թէ կը չուէին միով ընտական ազգմանը , և կը շարժէին իրեր մի մտրին , որ կը թուէր ուղղեալ և վարեալ հասարակաց առաջնորդէ մը , Յավել . Բ. 7 :

Մարտիք “մաքուր” անառուն էր Հրէից համար , Ղեա . ԺԱ. ՃԱ. 22 , ուստի և էր ուտելի : Մատթ . Գ. 4 , կ'ըսուի Յափհանու Մկրտչի համար թէ “անոր կերակուրն էր մարտիք և վայրենի մեղք” . Մարտիք գեռ կ'ուտուին յարենու , և ըստ մանց շատ համեղ են , թէպէտ ընդհանրապէտ ազգաբաց կերակուր է : Նիուուր կ'ըսէ , “Մարտիք կը բերուին ի վաճառ տողանաւ Արարից բոլոր քաղաքները , Պատէլմանակէլ մինչև ի Պատրա : Սումարա լեռ տեսայ Արարացիք մը որ ժողոված էր այս միջաներէն պարկով լցցուն : Մարտիք կը պատրաստուին ի կերակուր պյլեալի եղանակաւ : Եզիդասոս Արարացիք մը ինքնարքինք մեր տաշէ ուտել մարտիք : մարտիք իսկոյն կրակի վրայ դրաւ քանի մը հատ , և կերաւ կիսախորով . ոստուբներէն և գլիէն ըը-

նելով կ'ուտեր ի մի կուլ՝ Երբ Ա-
րարացիք շատ մարտի կ'ունենան,
կը խորովն կամ կը չորցունեն զա-
նոնք ի թոնրի, կամ կը խաշն և
կ'ուտեն թաթիելով յաղ։ Մարտ-
դոյի Արարացիք կը խաշն մարափ-
ները, և ապա կը չորցունեն ի տանիս։
Կողով կողով կը դրուին մարափը
շուկաներու մէջ կը դրուին մարափը

Պուրքհարտ նյոնպէտո կը պատմէ։
“Պետուինք կ'ուտեն մարափ, զորս
կը քաղն մեծ քաղմութեամբ ի սկզբ-
րան ապրիլ ամսոյ, երբ դիւրին է
բռնել զնոսու։ Բեռ խորովելոյ սա-
կաւ ինչ երկաթեղն տաղակներու
վրայ ուր կ'եփի հաց, կը չորցունեն
յարեւու, և ապա կը լցունեն մե-
ծամեծ պարկերու մէջ քիչ մը աղ
խառնելով”։

Ի Յոյշնութեան, թ. 7-10, ահա-
ւոր նկարագիր մը կայ խորհրդաւոր,
ուր մարտիք են նման պատերազմն-
կան ձերու, գիտաւոր իրեւ զիա-
նոյս, այլովքն հանդերձ։ Անապատի
Արարացիէ մը, և ուրիշ Պազտացի
Արարացիէ մը նյին նմանութիւնը
լսեց Նիգուր։ Ասուր մարափին գլու-
խը, կը նմանցն ին ձեզ զիւխոյ, յանձ-
քը նմանցաց առիւծու, ոտուըները
սաից ուզաւու, մարմինն օձի մար-
մնոյ, պոշէ կարճի պոշին, բողկուկ-
ները, եթէ չեմ սիսլիք, կուսի մը
խոռոպահներուն, պատէն նաև ուրիշ
մասերը։ Նաև խուլցիք մարափը
կը կոչեն ձիուկ, և Գերմանացիք ձի-
խոյութեանուուցուու”։

Մարգարէ կը նշանակեր, մանա-
ւանդ ի տնտեսութեան Հին կտա-
կարանին, պյու Ասուուծոյ, միանգա-
մայն ասուուծազգեցիկ ի պատմել
կանխաւ զաղագայի և գաղանի դ'կո-
քեր գուշակել։ Մարգարէ կը յայտ-
նէին նաև Ասուուծոյ կամքը հաստ-
րակ դիզաց և պարտուց վերաբեր-
եալ, և էին պատգամաւորը նորա-
առ մարդիկ։ Բայց այս բառը կը
գործածուի երբեմն աւելի ընդարձակ
մաօք, զորօրեակ, Ահարոն էր մար-
գարէ Մոփօրի, Ել. Ե. 1, պյոինքն
միջնորդ ծանուցանելոյ առ ժապո-
վուրդն պատգամենքը զորս Մազինս
կ'ընդունէր Ասուուծմէ։ Նյոնպէտո սրբ-
ազան երաժշտաց համար կ'ըսուէր

թէ կը մարգարէանային, Ա Մնաց-
ի Ե. 1. և Պօղոս, ըստ սովորութեան
Յունաց, զԱրատոս պէւէ հեթանոս,
կ'անուանէ “իրենց բուն մարգարէն, ո
Տես. Ա. 12. Գիրը չի նզէէր մար-
գարէ անունը տալ նաև խարերոյից,
թէ կտէս ասոնք ստութեամբ կը պար-
եկին նունեալ աստուածաբին ազգե-
ցութիւն։ Որոցհետև ճշմարիտ մար-
գարէք, երբ լցուած էին Ասուուծոյ
Հոգւոյն ազգեցութեամբ, երբեմն
կ'ունենային սասարիկ յալզումն, ոյսով
յազման նման շարժմունք ի դիւ-
հարս կը կոչուէր նյոնպէտո մարգարէն
ութիւն։ Սաւուղի համար որ կը
ասպնագիր դիւէ մը կ'ըսուի թէ
ասանը մէջ մարգարէութիւն ըրտու։
Ա Թագ. Ժ. 10. Նոր կտակարանին
մարգարէք, էին կարգ մը մարդիկ
որ հրաշալի պարգևներ ունէին, և
էին երկրսրդ զինի առաքելոց, կ'ե-
րեկի թէ ասոնք կը յայտնէին ասո-
ւածային ազգեցութեամբ ազագոյ
դ'կոքեր և Հոգւոյն Արբոյ կարքն
իրեւ զատգամ Ասուուծոյ։ Տես Ա
Կորնիժ. Ժ. Ա. 4, 5. Ժ. 4. 31, և ոյ-
լուր։ Այսպէտո կ'ըսուի ի Գործ ու-
ռաքելոց, Ժ. 1, թէ Յուրաց և Շի-
զու մարգարէք էին, թէ կային յե-
կեղեցւած Անտիգույ մարգարէք ս-
մանք և վարդապետը, այսինքն որ
ուսուցի պատուն ունէին։ Ասուուծո
գործ էր յեկեղեցւած, նաև առաք-
եաներ, ապա մարգարէներ, Ա Կոր.
Ժ. 28. Տես և Եփես. Բ. 20. Յայտ-
Ժ. 20. Գործ. Ի. Ա. 9.

Հին կտակարանին մարգարէք էին
մանաւոր պաշտօնեայք Եհսվայի,
զորս կը յարուցանէր Ասուուծ և
կը զրկէր ի հարկի, մարդոց զարոցը
ծանցնել, համզել թէ մեղաւոր
են, կոչել յապաշխարութիւն և
յուղութիւն, թագաւորներն հրա-
հանգել, և հրատարակել Ասուուծոյ
գտառաստանները մարդոց գէմ, Դ
Թագ. Ժ. 13. Երեմ. Ի. Ե. 4. Մար-
գարէք կ'օնէին քահանայից և Ղե-
տացուց կ'ըսէլ Ասուուծոյ ժողո-
վուրդն ի հաւատոյու, մահաւանդ Խո-
րսկելի թագաւորութեան մէջ, ուր
պակաս էին ճշմարիտ քահանայից
Ասուուծոյ, Դ Թագ. Դ. 23. Մար-
գարէք նաև գործակից էին թագա-

Հասարակաց գործոց մէջ բարեկայտութիւն և առաքինութիւն ծաղկեցնելու : Մարդարէք էին խոհարչ, հաւատարիմ, անձնուրաց և անվեհեր մարդիկ, Դ Թագ. Ա. 8. Զաք. ԺԳ. 4. Մատթ. Գ. 4, կենաց հեշտութիւններն և զեղիսութիւններու, Դ Թագ. Ե. 15, յաճախ հաւածեալ և սպանեալ, Մատթ. ԽԳ. 34-37. Երր. ԺԱ. 32-38. Ցտկ. Ե. 10. բայց ունեին հզօր ազդեցութիւն իրեւ վկայք Ասուուծոյ : Ունինք ի նոցանէ դոշուած էին յարոց և ի հօտիք, Գ Թագ. ԺԹ. 20. Ամսու. Ե. 14. Զաք. ԺԳ. 5. Կային նաև մարդարէից դպրոցներ, որ կը յիշուին նախ առ Ասմուելիւ, ի Գորաս, ի Հաւաթ. ի Բեթէլ, ի Գաղգազա և յիշիքով, ուր պատահիք կը կրթուեին ի կրօնու և կը պատրաստուեին առաջնորդ ըլլալ ի կրօնական պաշտամննան, Ա Թագ. Ժ. 5. ԺԹ. 20. Դ Թագ. Բ 3. Դ. 38. “Մարդարէից որդիններէն” շատեր կրթուելով այս դպրոցներուն մէջ եղան ոչ միայն կրծից փարգապետ, պյլե ներշնչեալ մարդարէներ : Ամսու իր մարդարէութեան համար կը թէ արտաքոյ կարգի էր, Ամսու. Ե. 14, 15. Սուրբ Գրող մէջ կը յիշուին նաև մարդարէ կանոյք, ինչպէս Մարիամ, Դերսպառ և Պդդան : Ամսու նույն կը յիշուին գլուխութ և Մարիամ : Չորեքին դըտակ Փիկեպպոսի կը թուիք թէ ժամանակ մը ունեցան մարդարէական ողի :

Մարդարէք պատգամ կ'ընդունէին Ասուուծմէ երբեմ ի տեսլեան, յանուրիս և յերազի : Բազգատակ թու . ԽԴ. 2-16. Ցավէլ. Բ. 28. Գործ. Ժ. 11, 12. Ցայտ. Ա. 10-20. Այս յայտնութեանց ատեն երբեմ կը տեսնեաւ Ասուուծոյ ներկայութիւնը . երբեմն ևս Հոգին Սուրբ կ'ազդէք միայն մարդարէից մնաքին : Պատգամք նոցակուղուեին թագաւորաց, իշխանաց, քահանայից որոց մանաւանդ կը վերաբերէին այս պատգամք : կ'ուղղուեին նաև ժողովրեան, գրով կամ բանիւ բերանոյ և հրապարակաւ, յանախ հրաշխաւ, կամ խորհրդաւոր նշաններով որոց նպատակն էր պատգամները մեկնել և ազգու

գործել, Ես. Ի. Երեմ. Ե. 2. ԺԹ. Եզեկ. Գ. 10 :

Հին կտակարանին մէջ կան ներշնչեալ գրուածք վեշտասան Հրեսոյ մարդարէից, որոց չորբ են Եսայի, Երեմիա, Եղեկիէլ և Դանիէլ, որ կը կցուին մեծ մարդարէք, մացեալ երկուաստանը՝ փոքր մարդարէներ են : Մարդարէից ճշմարիտ ժամանակագրական կարգին դալով, առարեր կարծիք կան : Վարը ցուցւած կարգը նախամեծար է ըստ մանց, մինչ պյլք, գեթ փոքր մարդարէից համար, ճշդագչն կը համարին Երրոյեցներէն Ասուուծածայուննենին կարգը, որ մեր հասարակ թարգմանութեան կարգն է : Մանր տեղեկութեան համար տես իւրաքանչիւր մարդարէի անունն այրուրենական կարգին մէջ :

1. Յսիսան, Խորայելի թագաւորին Յերրորդամայ Բ ի ժամանակ որ կը սկսի 825 ին նախ քան զՔր., կամ թերեւս առ կարգին Ասուուծածայուննենին կարգը, որ մեր հասարակ թարգմանութեան կարգն է :

2. Ցովէլ, առ Ողիսայիւ, արքայիւ Ցուգայ, իր 800 ին նախ քան զՔր., սկսած մարդարէանաւ յասաջ քան զԱմսու և զՊիսէւ :

3. Ամսու, առ Ողիսայիւ, արքայիւ Ցուգայ, և Խորայելի թագաւորին Յերրորդամայ Բ ի վերջին աարիներն, իրը 787 նախ քան զՔր. :

4. Ովսէէ, յաւուրս Ողիսայիւ, Ցուգաթամայ, Աքազու և Եղեկիսայի թագաւորաց Ցուգայ, և Յերրորդամայ Բ.ի և յաշորդաց նորու, թագաւորաց Խորայելի, իր 783 էն մինչ 725 նախ քան զՔր. :

5. Եսայի, մերձ ի մահն Ողիսայ, արքայի Ցուգայ, և ի սկզբան թագաւորաց թեան Ցուգաթամայ, 738 էն նախ քան զՔր., մինչեւ ի թագաւորաց թեան Մանասէի, 697 նախ քան զՔր. :

6. Միքիս, յաւուրս Ցուգաթամայ, Աքազու և Եղեկիսայի, թագաւորաց Ցուգայ : Ցուգաթամ սկսու թագաւորաց 758 ին նախ քան զՔր., և Եղեկիսա մեռաւ 697 ին : Այսպէս Միքիսա ժամանակակից էր Եսայեաս :

7. Նաւում, ի վերջին աւուրս թագաւորաց թեան Եղեկիսայի, և յետ

արշաւանաց Սկնելքերիմայ, ի մէջ 710 ին և 700 ին նախ քան զիբ.։

8. Սոփոնիա, իսկ և իսկ յետ թագաւորելոյն Յովինայ, և յառաջ քան զաւելըն նմնուելի, իրը 630 ին նախ քան զիբ.։

9. Երեմիա, Յուդայի թագաւորին Յօվինայ երկրտասաներորդ տարին, 628 ին նախ քան զիբ.։ Երեմիա մարգարեացաւ յաւուրս Ալեղումայ, Յօվակիմայ, Ցերոնիայ և Անդեկիոյ, մինչեւ յառումն Երսուաղեմի Քաղդէացիներէն, 588 ին նախ քան զիբ.։ Այս կարծուի թէ մեռաւ երկու տարի ետքր Եդիզոս։

10. Ամակում, Յուդայի Երկիրը, մօտ ի սկիզբն թագաւորութեան Յօվակիմայ, իրը 610 ին նախ քան զիբ.։ և յառաջ քան զալուստն Նարուգովորայ։

11. Արդիու, մօտ յանկութե և ի գերութիւն Երսուաղեմի, 588 ին նախ քան զիբ.։ և յառաջ քան զամայտիւն Եդիզոմ։

12. Եզրէկիւլ, որ տարուեցաւ գերի ի Բարելոն, Յուդայի թագաւորին Յէքսոնիայի հետ, 598 ին նախ քան զիբ.։ Սկսաւ մարգարեանուլ իրը 590 ին նախ քան զիբ.։ և շարունակեց առ Նարուգովոնսորու, մինչեւ չորեքտասաներորդ տարին յետ վերջին գերութեան Երսուաղեմի որ եղաւ 588 ին նախ քան զիբ.։

13. Դանիէլ, գեռ մանսուկ տարուեցաւ Քաղցէացոց իրկիրը, 606 ին նախ քան զիբ.։ այս է Յուդայի թագաւորին Յօվակիմայ չորրորդ տարին։ Մարգարեացաւ ի Բարելոն մինչեւ գերութեան վերջը, և հուանականապէս գաղրէցաւ 534 ին նախ քան զիբ.։

14. Անդէ, դարձաւ գերութեան 536 ին նախ քան զիբ.։ և մարգարեացաւ Դարեհի Վշտոպեայ երկրորդ տարի, 520 ին նախ քան զիբ.։

15. Զաքարիա, մարգարեացաւ Յուդայի Երկիրը, միևնույն ժամանակ ընդ Անդէի, 520 ին նախ քան զիբ.։ և թուր թէ շարունակեց յետ նորա։

16. Մաղաքիա, կը կարծուի թէ մարգարեացաւ իրը 416 ին նախ քան զիբ.։ ի վերջ կսոյ Գարշութեան Նեմիոյի յԵրսուաղեմ։

Թրիստոս, սրսմ կը մկայեն բողը մարգարէք, Ղուկ. ի Ի. 27, 44. Գործ. Ժ. 43. Ա. Գետր. Ա. 10, 11, իր Եկեղեցւոյն գերադայն ՄԱՐՏՈՐԵԿ է առնեն դարու մէջ, Բ Օր. Ժ. 15-18. Գործ. Գ. 22-24, և կը յայտնէ անոնց իւր ծառաներուն միջոցաւ, անձամբ և իւր Հոգուզիւ, ինչ որ գիտենք Աստուծոյ և անմտչութեան վրոց։

Մարգարեւրիւն, կանխասացածիւն ապագայոյ գիպաց, ասուուածոյին ազգեցութեամբ։ Մարգարէւթիւնը շատ տարրեր է հաճարեղ և յաջողակ գուշակութեան ապագայիւն, և անորոշ և երկիր իմբ զառագամէ առանց առաջ նայագայ նոյզ նախակութեան ձշմարիտ մարգարէւթիւնը կու դոյ միայն Աստուծմէ, և է անվրէոյ ապացցյաց թէ յայտնուածն Աստուծմէ է։ ձշմարիտ մարգարէւթիւնը կը ճանչցուի ոս նշաններէն։ Տրուածը ըլլալու է բաւական ժամանակ յառաջ քան զիանխասացիկ գէպքը մարգարէկային իմմասաւթեան կամ նախատեսաւթեան գիտնալ կարելի ըլլալու չէ։ մասնաւոր և ճիշդ համաձայնութիւն սւնենալու է գուշակեալ գիպաց հետ, և մարգարէացոցն Ամենակալէն ներշնչեալ ըլլալուն ըստոյց վկայութիւն տարու է։ Ասւը Գրոց մարգարէւթիւններուն շատերը գարեր ետքը պատահած գէպքեր ըստած են կանխաւ, գէպքեր որոց պատահածութեան ամեննեին Աւաննական չէր, և կախեալ եր անթիւ պարագաներէ, և կ'ենթադրեր գեռ չիտարաւած իրաց և չիտած մարգարէ կամքէն։ և ի վերոյ պյուր ամենայնի պյուն կանխասացաւթիւնը կատարուած են ի տեղուոջ և ի ժամանակին որ մարգարէւթեան մէջ ցուցուած էին կանխաւ։ Այսպիսի էին Մեսիփոյի գալստեան և խաչելութեան, և Հըւեկ ցրուածն և պահպանութեան մարգարէւթիւնները, և պյուր Ասւը Գրոց մարգարէւթիւններն են լոյնատարած հիւսուած մը որպէս հնագոյն կանխասացաւթիւնը կը հանճին մինչեւ աշխարհիս պատմութեան վերջը։ հիւսուած մը որ աստիճանաւ և համաձայնութեամբ առած է առնում և զարգացում դարեւ ի գար, և տարրեր անձանց միջոցաւ, յորոց ոմանք

չերնալով լիովին հասու ըլւալ, “կը քննէին թէ երբ կամ ինտոր տաեն կ'իմացնէր իրենց մէջը եղած քրիստոնի Հոգին, ” Ա Պետր. Ա. 11. և յայտնի է թէ բոլորը գործ է Եհավայի, և զարմանալի յաշն մեր: Մարգարեական գրուածք ունին փար է շատէ մթութիւն, զոր երկայնմրտութեամբ և աղօթիւք կարդալը միայն կրնայ փարատել, իսկ պյն մարգարեալութիւնը որ դեռ կատարուած չե՞ պիտի լուսաւորուին երբ գէ պէքերը կատարուին: Ոչ սակաւ մարգարեալութիւնը որ ի ոկզրան կը վերաբերէին ի մօսց կատարուելու դիպաց և արդէն կատարուած են, կը վերաբերէն նաև, անօրէնութեամբն Ասուծաց, ուրիշ փառաւոր դիպաց որ դեռ պիտի կատարուին: Զորօրինակ, Մատթէի Իոն գլխոյն մարգարեալութեան ընդհանուր նիւթին է Քրիստոսի հուսուոն ի գտաել զթշամի իւր և աղասել իւր սկրիլնիւրը, ի նկարէլ պյո նիւթին ուրուագիւրը, Մատթէսս կը նմանի նկարչի որ բարձր տեղէ մը կը նկարէ երկին որ առաջի իւր է. քաղքին եկեղեցւյն աշտարակի՝ ի հեռան, և լեռանց կատարներն ի մասոյլ հեռագոյն հարիզնին, մօտ առ մօտ կ'ելլեն պատկերն վրայ, Ալյասէն ի նկարչին դւշւոն Քրիստոսի կը սառուերագրէ նայ անոր դալուն քանի մը զարագաներն յաւերման նրուսազեմի որ կատարելոց էր յետ իւր քառասուն տամաց, ապա յաջորդ համարին մէջ քանի մը որոշ պարագոյս երկրորդ դալուսեան Փրկին ի կատարածի աշխարհիս: բայց և պյանդէս բալոր նկարն ընդհանուր առուութիւն միտյն է:

Մարգարիտ: Մարգարիտը պատուականագյոյն նիւթին կարգն էր առ նախիս, Յայոյ. ԺԵ. 4, և մնձապէս յարգի էր իրեւ զարդ կանանց: Մարգարտին վայելյալութիւնը դեռ կը զարմացնէ զարեկելայս, և մարգարտէ մանեակն արևելեան թագաւորաց սիրելի զարգն է: Երկինց արքայութիւնը նմանցուած է պատուական մարգարիտ, քան զայլ տմինայն ինչ պյանդէս գերազանց, մինչև վաճառականին վաճառել զամենայն զօր ունի: առ ի ստանալ պյն մարգարի-



տը, գիտնալով որ անոր համար մեծ գումար պիտի ընդունէր, Մատթէ. ԺԳ. 45, 46: Երկնից գուռները կը նկարագրուին իրեւ յօրինեալ ի մարգարիտց. “ամէն մէկ գուռը մէյմէկ ամբողջ մարգարիտէ եր:” Յայտ. ԻԱ. 21: Վրիստոս պատուիրեց իւր աշշակերտներուն իրենց մարգարիտանքներ չաւածի խոզաց, Մատթէ. Լ. 6, այսինքն, չյայտնել աւետարանին պատուական ճշմարտութիւնների յուլոցէս այնպիսի մարգոց որ կը մերժեն զանանք թշնամնաք և բռնութեամբ:

Մարգարիտն է նիւթ ինչ իրեւ զգէմ կարծրացեալ տեսակ մը սարէի մէջ, որ կը գտնուի Յարսից ծոցը, Անլանի, Ճաւայի, Ալումագույն անկարա տեսակներն ուրիշներ կը չափավ կը գտնուի նաև երկրագունուսուն ուրիշ կողմերը, Գիտուուած չէ թէ մարգարիտը ընտական կերպով կը գշյանայ թէ արդիւնք է մատնաւոր հիւանդութեան մը, կամ օտար մարմոյ մը, զորօրինակ աւազոյ կամ կոպաց հատի մը սարէին մէջ մշանելուն: Մարգարտարեր սոտրէք կը գշյանան ինումբ ինումբ ծոփուն իրոք ծայլուրով վրայ, և զարժ սուզակներ կը հանեն զանանք ծովէն գարնան մէջ քանի մը շաբաթ երբ օդը հանգարու է:

Այս սոտրէին պատեանէն կամ ամանէն է գաղտակնուր կոչուած ինցին (սերեծ):

Մարեսա, քաղաք յերկրին Յուղ, Յեռ. ԺԵ. 44, ամրացեալ ի իրովամայ, Բ Մասց. ԺԵ. 8, և տեղի ծննդեան Միքիս: Այս քաղաքին մօտ հավաք մը մէջ Ասա յաղ-

թեց ահագին զօրութեան ջարոյի Եթսպացաւյ, Բ Մասց. Ժ. 9-13. Մարեան էր հաւանականապէս յարեմտեան սահմանին խռացյ, ի հարաւյ Ելեթերոպոյսի:

Մարքա, քսր Ղ ազարու և Մարեմայ, ի թեթանիս: Թէպէտ բարուք տարրեր ի Մարեմայ, էր սակայն ճշմարիտ և չերմ բարեկամ Յիսուսի և սիրելի նմա, Յովհ. ԺԱ. 5. Քրիստոսի կշտամբէլն զ Մարթա, Ղ աւկ. Ժ 38-42, չի ցուցներ թէ Մարթա անմասն էր նորոգի շնորհք: Անոր սիրալիր հոգին ի Տիւրընկալել զ Քրիստոս պիտի չմուցուի երրէք, և ոչ անոր աճապարելն ի դիմաւորել զ Քրիստոս և հաւաքըն ի յարուցիչ զօրութիւն նորա, Յովհ. ԺԱ. 20-28. ԺԲ. 1, 2: Տես Մարիամ 4:

Մարիամ, 4. "մայրն Յիսուսի, Պ Կործ. Ա. 44: Անոր քաղցր և սիրուն բարըը, և յշանաւոր պատմութիւնն ի հրաշակ ծննդեան Փրկչին, պատմուած են յառաջնին երկու գլուխս Մատթէի և Ղ աւկասու: Յիսուսի ազգահամբը Մարեմայ ի Դաւթէ և յԱրքահամէ: արուած է Ղ աւկասու Դ. գլխոյն մէջ, և կը ցուցնէ թէ ի Մարեմայ ծնուա Քրիստոս "ըսամարմեյ, Հին մարգրերէտիեանց համեմատ: Յետ դարձին յԵթիպտուսէ ի հաւաքէթ, հինդ անգամ կը յիշուի Մարիամ՝ ի պատմութեան աւետարանին. Երից՝ կը յանդիմանեալ ի Քրիստոսէ, Մատթ. ԺԲ. 46-50. Ղ աւկ. Բ. 49, 50. Յովհ. Բ. 4. մի անգամ՝ երբ կը յանձնէր զնա Յիսուս ինամոց Յօվհաննու, Յովհ. ԺԲ. 26. և վերջնին անգամ՝ երբ կը ի իմբի աշխարհաց յԵրսուազէմ յետ համբարձման Տեսան, Կործ. Ա. 14: Այսուհետեւ բոլոր գործոց առաքելց, թուզ զթերուն և Յայտնութեան մէջ ամենենին յիշուած չենք գտներ զնա: Յայտնի է թէ Մարիամու պաշտօն մատուցուել գեռ սկսած չեր անտառն: Յետին դարսոց մէջ Հռովմայ եկեղեցւոյն հնարքն է այս պաշտօնը, սրոյ հետքն անգամ չի գտնուիր ի Ասւը Գիրս, և որ տապալիչ է աւետարանին: Հռովմայ եկեղեցւոյն նորամւու հրացըն է նաև անտառեալ անարատ

յարութիւն և անբիծ սրբութիւն Մարիամն: Տես Հռովմ. Գ. 10, 23. Ղաղ. Գ. 22. Ա Յափէ. Ա. 8. և բազգատէ նաև վերպյշեալ յանդիմանութիւնները, և նորին իսկ Մարիամն խստովանելը զինք կարօս Փրկչի, Ղ աւկ. Ա. 47: Ուրիշ նորամւու հընարք է կարծեցեալ կուսութիւն Մարիամն յետ ծնունելցին դիքիստոս, Մատթ. Ա. 25. Ղ աւկ. Բ. 7: Սուրբ Գրոց մէջ ոչ ուրիշ անդրտնիկ որդին կոչուած է մամօր որդիք մը: Աւետարանին մէջ տեղ տեղ կիշուած են եղարք և քորը Յիսուսի հանդերձ մարք նորու իրբե ընաւնիք, Մատթ. ԺԳ. 55, 56, և բայց Մարիամ նաևցուած էր իրբե կին Յովհանիպայ, հաւանականապէտ իրբե երեսուն տարի, Յովհ. Զ. 42: Պաշտէլ զ Մարիամ իրբ Մթագուհի երկնից, և իրբե մայր Աստուծոյ, և Սուրբ Գրոց յւուովն կատաւելով ոչ այլ ինչ է իթէ ոչ հայշայութիւն և կապաշտութիւն, և աղօթք մատուցանել նմա իրբե Աստուծոյ, կամ նաև իրբե բարեկասի առ Աստուծած, ոչ այլ ինչ է իթէ ոչ ընծայել նմա ամենակարող զօրութիւն, և այս արդարեկ նուառացնել և միմոյն և բաւական Միջնօրդը որ է Քրիստոս, Ա Տիմ. Բ. 5. Երր. Դ. 16: Մարիամ էր "օրհնեալ և մանաւորապէտ կանանց մէջն օրհնեալ, ինչպէս Յայէլ էր "կիմիկներուն մէջ աւելի օրհնեալ, " Դատ. Ե. 2: Ղ աւկ. Ա. 28. բայց Քրիստոս ինք կ'ըսէ թէ աւելի օրհնեալ և երունելի են անձնը "որ Աստուծոյ խօսըր կը լրեն և կը պահեն, " Ղ աւկ. ԺԱ. 27, 28:

2. Մայր Մարիամ աւետարանչի: Այս Մարիամ ունէր տուն յիշուազէմ, ուր հաւանողք Յիսուսի կը ժողովուէին: Պետրոս, երբ արձակուեցաւ բանտէն ձեռամբ հրեշտակի, հանեկաւ և բախեց գուռը, Կործ. ԺԲ. 12: Հայտնանց ժամանակ Քրիստոնէից հրերընկալութեան և միարան ազօթից համար այսպիսի առներ շատ անգամ յիշուած կը գտնէնք ի պատմութեան նախկին դարուց Քրիստոնէութեան:

3. Կին կղեռպայ և մայր Յակարու կրտուեց և Յօվհանիպայ, Մատթ.

ին. 56, 61. Ղուկ. Իդ. 10. Յովհ. Ժթ.
25. Այս վերջնին համարը յայտնի
չշներ թէ այս Մարիամ քայլ էր թէ
ոչ Մարիամն մօր Տեղան. Ունակը
կը կարծեն թէ չորս անձինք յիշուած
են հան, այսինքն Գրիգորոսի մայրը,
անոր մօր քայլը, Մարիամ կզէոպ-
ուայ և Ասղածէ. Տես Մարիամ 1, և
Յակար 3: Մարիամ կզէոպուայ վաղ
հաւատաց Գրիգորոսի և լինէր երրեմն
ուղեկից նմա, անոր ծառայութիւն
ընկլու. Յիսուսի եռեկն գնաց նաև
ի Գողգոթա, և էր Յիսուսի մօրը
Տես առ սոտ խաչին: Գոտնուեցաւ
նաև ի թաղամաս, պատրաստեց ա-
նուշահոս իւղեր օծել Տէրը, և գր-
իաց կանուխ գերեզմանը յարութետն
առաւատուն: Տես կզեապաս:

4. Քայլ Ղաղաբու զոր Տէրը յա-
րդից ի մռակեց, Մարիամու և քե-
նորա Մարթոյի բարեբ զոյտ մը գե-
ղեցիկ պատկեր են, Մարթոյինը՝
դարձատէր և բազմազբազ կնաց,
Մարիամուն հոգերու խոկմոն և հան-
գարուութեան, Մարիամուն համար
երկնային բերկրութիւն եր նոտել առ-
սու իւր երկրպագելի վարդապատին
և Տետան, Ղուկ. Ժ. 39-42. Այս
երկու քերց բարուց տարրերութիւնը
տեսնուեցաւ մանաւանդ. յընթրիս
ի բնեթանիք, յետ յարսւթեան Ղա-
զարու. Զկար ծառապութիւնն այնպէս
խոնարհ զօր չչուզել Մարթու մատու-
ցանել Յիսուսու, ինչպէս որ չկար
մեծագին նուէր զօր չկամեր Մարի-
ամ թափել ի պատի Փրկչին իւրց,
Յայէ. ԺԱ. ԺԲ. 4-8. Այս գէղըը
պէտք չէ շփոթել այն դեպազ հետ
զօր կը պատմէ Ղուկաս, ի. 37-50.

5. Մագգաղենացի, կամ ծննդու-
եամբ ի Մագգազեայ ու ծովակաւն
Գալիքսոյի: Այս Մարիամ էր մին
ի պատուաւոր և գոյաւոր կանաց,
որ կը սպասուարէին Գրիստոսի և ա-
շակերտաց նորա, Մատթ. ի. 4-10.
Մարկ. թե. 47. ձ. 4-10. Ղուկ. ի. ի.
4-12. Բագհ. 2. 2, 10-18. Մարիամ
կը սիրէր մանաւանդ զիթուու իր իւր
մեծ բարեկարը, վասն զի Յիսուս եօթն
դե հանած էր անկէ, Ղուկ. լ. 2, 3:
Մարիամ կանուի գնաց Յիսուսի գե-
րեզմանը, և մնալով հսկ յետ մեկ-
նեցի աշակերտաց, եղաւ առաջին

որ ինկաւ յստա յարուցեալ Փրկչին :
Ապացոյց չկայ թէ Մարիամ՝ երեք
անառակ կեանք վարեց :

6. Բարեբար և օգտակար Գրիստոնեայ տիկին ի Հռովմ. Պօղոս բարե կը գրէ ասոր ի թիթին առ Հռովմայիցին, Հռովմ. Փ. 6:

7. Քոյլ Սպանիսի և Ահարոնի,
Հաւանականապէս պյա Մարիամ էր
որ հոգ կը տաներ պրոռւեցէն տա-
պանակին յորում էր մանուկն Սպա-
ռէս, Ել. թ. 4, 5. թու. իջ. 59. Մէք.
Զ. 4: իրբե մարտաբէր կանանց երգել
նորդ եղան իսրայելի կանանց երգել
երկրպագութեան և գոհութեան եր-
գին առ Աստուած յել նոց յԵ-
թիպտոսէ, Ել. ժԵ. 20, 21. Մարիա-
մուն նախանձու գանգատը Սպանիսի
և անոր Եղիպատացի կոջ դէմ պատ-
ռուեցաւ առժամանակեայ բրոռուու-
թեամբ, թու. թԲ. թՕր. իիթ. 9:
Բայց Մարիամ ներում գտաւ և
րժշկուեցաւ, և մօտ ի վախճան ճամ-
բրուութեան իսրայելի յանապատին,
մեռաւ ի կադեսփառեայ, թու.
ի. 1:

Մարկոս, հեղինակ չորս տևետա-
րաններէն միջյն։ Տես Աւետարան։
Գիտուննը ընդհանրապէս կը կարծեն,
և հաւանական կ'երեք, թէ Մարկոս
միենայի անձն էր որ կը յիշուի Յով-
հաննէն Մարկոս անուամբ ի գործ
առաքելց, Ժ. 12, 25. Ժ. 5, 13,
և իրը եղարօրորդի և աշակերտ Բառ-
նաբայ, Կող. Դ. 10։ Մարկոս էր
նաև ընկեր Պօղոսի և Բառնաբայ ա-
ռողը ճանապարհուրդութեան առենն
Յովհանոսանէ յԱնաբոք, ի Գերդու և
ի Պամֆիլիա, ուր, այս վերջին տեղեւ,
Մարկոս թողուց զանոնիք և դարձաւ
յԵրաւաղէմ ի մեծ ահաճութիւն
Պօղոսի, Գործ. Ժ. 5, և այլուր,
Ժ. 37-39։ Բայց և այնպէս Մար-
կոս հաւատարժութեամբ աշխատե-
ցաւ Բառնաբայ հետ ի կիպրոս, և
Պօղոս կը յիշէ զնա, մինչ ի բանափ
էր ի Հռոմ, իրեւ անոնցմէ մին որ
ընկեր և օգնական էին նմա, Կող.
Ժ. 10, 11, Բ Տիմ. Ժ. 11. Փիլիմ. 24.
Մարկոս յետայ գնաց Պետրոսի հետ
ի Բառելն։ Ուստիչեաւ Մարկոս որդի
էր Մարկեմյ որոյ տառնը յԵրուսա-
լեմ առժոր էին ժողովի, առաքեալ,

հաւանական է թէ մասնաւորապէս աւսեալ էր քիչունեական վարդապէտութիւններն ի զետրուէ, որ և յայն սակա կը կոչ զնա որդէ Ա. Պետր. Ե. 13: Բազգատէ Ա. Տիմ. Ա. 2, և Բ. Տիմ. Ա. 2:

Մարկոսի, աւետարան ըստ: Տես Աւետարան:

Մարմին, նիւթն յորմէ կը բազկանան մարմինք մարդկան և անասնոց: Ի Սուրբ Գիրս, բաց ի ոսվորական նշանակութեանց, Յոր. Լ. Գ. 25, կը ցուցնէ մարդկային ազգի իրք ցեղ, Ծննդ. Զ. 12. Սազմ. Ճնշ. 21. Ես. Խ. 5, 6, և ամէն կենաքնի արարած երկրի վայ, Ծննդ. Զ. 17, 19: Յառնար կը գործածուի իրքեւ հակագրեալ “Հոգւյ”, ինչպէս մենք կ'ըսենք մարմին և հոգի, Յոր. Ժ. 22. երրեն ևս կը նշանակէ զմարմինն իրքեւ կենառաւոր և զգայուն, Մատթ. Խ. 9. 11, և իրքեւ նիստ մարմնաւոր ախորժակց, Առակ. Ե. 11, Բ. Կոր. Ե. 1: Ի նոր կոտակարանի “մարմին” բառը կը նշանակէ շատ անգամ մարմնոյ ախորժակները, միտումները և կերպը, որ կը գործառնեն զմարդի բարեց զանձն լլուսուծոյ և Հոգւյն Արքոյ գործերուն: Մարմինը կամ մարմնեզէն սկիզբը հակառակ կամ հակադրեալ կ'ըսուի հոգւյ և հոգեար սկզբանց, Հռովմ. Ը. Գաղ. Ե. 47:

Մարավդաք, կուռք Բարելացւոց հաւանականապէս կը ցացնէր Հրատ մալրտոկը, Երեմ. Ե. 2: Բարելանի թագաւորաց անուանի, ինչպէս Եւլու-Մարավդաք և Մարսիդաք Բազդան, Ես. Լ. Թ. 1, որ կը կոչուի Բարսիդաք Բազդան, Դ. Թագ. Ի. 12:

Մարավդ, աեղի անծանօթ ի Գալլիկա, անիծեալ յերգոն Դեբովիոյ, վասն զի չմարաննեցաց ընդ Քերավրոյ հակառակ թշնամեաց իսրայելի, Դատ. Ե. 23: Հաւանականապէս Մարավդի մօտաւորութիւնն պատերազմի տեղույն, կամ պատեհութիւնը զոր ունենի բնակիչք նորա օգոստիւն մատացանելու Դեբովիոյ, մեղադրելի ըրբ մանաւտնի անոնց հրաժեշտն օգնելու:

Մարք, որ Մատափ կը կոչուէին յերրայեցւոց, և կը կարծուին սեր-

եալ ի Մարդոյէ, յորդույ Յարեթի, Ծննդ. Ժ. 2, կը բնակիէն կատորից ծովուն արեմուեան և հարաւային դին մինչև Պարսից երկիրից ուստաց հարաւային կողմն էր, ունենալով ի հիւսիսյ և յարեմանից զշայ և զԱսորեստան: Մարտատանի կը վերաբերէին այժմու Եիրուան, Աւրագեծն, կիլան, Մազանտէրան և ԽրոպԱնէմի կոչուած երկիրները: Մարտց երկիրն տարածութիւնն աւելի մեծ էր քան Սպանիոյ տարածութիւնը, ի մէջ 32 և 40 աստիճանաց հիւսիսային լոյսութեան, և էր մին Ասիայ պաղպարեր և կանուխ ժամանակաւ մշակուած երկիրներէն: Կը բաժնուէր երկու մեծ մաս: Հիւսիսային արեմուեան՝ որ կը կոչուէր Աւրագետական կամ Փոքր Մարք, և հարաւային՝ որ կը կոչուէր մեծ Մարք: Առաջինն է այժմուն Աւրագեծն, ինչպէս առաջ, նոյնպէս հիմա, զաւառ տերութեան Պարսից, յարեմանից կասպից ծովուն, զաշարեալ Տարսոսի գոտույն բարձր լեռներէն, բաց արեկելան կողմէն ուրգեան կուր կը թափի ի ծովն կառպից: Մեծ Մարք են գլխաւորապէս այժմուն իրագ Անէմի կամ Պարսկական իրագ: Մարտց հին մայրաքաղաքն էր Եկրատան:

Մարք են մին ի հնագյն միահեծան թագաւորութեանց զոր կը յիշէ պատմութիւնն: Յետ կալոյ հպատակ դարերով ընդ իշխանութեամբ Ասորեստանեայց, Մարք ապստամբեցան առ Վարատկաւ ի Մարդանարարույ, և ապա ի Աննէրիմայ միւսանգամ իրը 700 ին նախ քան զիք: Եզան հզօր, կիրթ և հարսւոտ, Ես. Ժ. 17, 18. Ի. Ա. 2, 3, և Թագին ապասթագաւուրութիւն, մինչ առ կիւրուիր միացան ընդ Պարսից: Այսպէս ելաւ Մարտպարուկական տէրութիւնն, և օրէնք Մարտց և Պարսից կը յիշուի ի միաօին ի սրբազն մատենադրաց, Իսթ. Ա. 19, և որ ի կարգին Դան. Զ. 8, 12, և այլուր: Կը յիշուի նաև “Մարտց և Պարսից թագաւորներուն ժամանակադրաւթիւնն, Սթթ. Ժ. 2: Արդարեւ, պին ժամանակէն հետեւ բարք, սովորութիւնք, կրօնէ և քաղցրա-

Կրթութիւն Մարտց և Պարսից կը
թուիմ ևս քան զես խառնեալ : Խնդ-
հանրապէս կը թուի թէ, ինչպէս
կրնայ առենուիլ հին ջէնստի գրուած-
ներէն, Մարց, Պարզը և Բակորբա-
ցիք էին ի ողբառ միենայց ցեղ, ու-
նէին միենայն լեզուն, զենտերէնը,
միենայն կրօնը, և կը պաշտէին զիր-
միզգ, երբ գերագոյն էակ, որոյ
սյլարանական նշան էր հուըրը : կը
ուշտէին նաև զատագոր, մանաւանդ-
մուրակները, և ի վեր քան զատ-
նայն զարեգակն ի զլուօթը : Քուրմէ
նոցա, Մագ.ք, էին ուրցին Մարտոհմ,
որոց գործ էր պարտպել գիտու-
թեանց և կատարել զայշտամունն
քեշին : Այս մոգերէն, և, որպէս
կարծի, յառաջ քան զիւրոս, ելաւ
Զարդաշտ ոմն բարեկարգիւ, կամ
մանաւանդ նորոգիչ հին բայց խան-
դարեալ պաշտաման լուսոյ : Աշ-
կերուը Զարդաշտի մասցին ի կան
մինչեւ ցարդ ի Պարսկաստան և ի
Հնդիկո, կուեպէր անուամբ :

Մարզ առաջին անգամ կը յիշուին
ի Սուրբ Գիրք իբրև մասն Ասորես-
տանի ուր ատրուեցան գերի տան
ցեղը խորոյելի . նախ այն ցեղերը որ
էին յայնիցոյ Յարդանանու, ի թագ-
զաթփազասարոյ, Ա. Մնաց. Ե. 26,
ապա յետոյ, իբր 721 ին նախ քան
գիր. , մասցեալ մասն ի Սաղմանա-
սարոյ, Դ. Թագ. : Ժի. 6: Մարց
յաջորդ պատմութիւնը խառն է ընդ
պատմութեան Պարսից : Այս երկու
պազէն ալ նուանց Ազերանդը Մակեդոնացի, 330 ին նախ քան ըգ-
դիր., և գար մը յետոյ եղան հարկա-
տու Պարթևաց որ էին գրացիք նոցա
յարեկից, և Պարթևաց հետ ի մի-
ամին կը յիշուին ի Դործո առաքելոց
Բ. 9: Տնի Պարսկաստան :

Մաքրես, Սոփոն, Ա. 11, թուի
լինել յերուաղէմ կամ մօտ յե-
րուաղէմ, և էր նախ վաճառակա-
նաց, ըստց յայտնի չէ թէ ուր էր :
Մաքրիք, բնեւ, Տ. մին յորդոց
Մանասէք, Եննդ. Ե. 23: Ասոր սե-
րւանդը շատ աշխատեցաւ նուանձէլ
զՓաղացադ, թու. Լի. 39. Ցեռ. Ժէ-
տէմ ինչպէս նաև ի պատերազմն ընդ-
դէմ Յարինայ և Այսուրայ, Դատա.
Ե. 14:

2. Բարեկամ Մեմփիրոսթեայ, որդ-
ւոյ Յովանաթանու, Բ. Թագ. Թ. 4, 5:
Մաքսան, քազաք բէնամինի,
ինն մզոն ի հիւսիս յարեւելից Սրու-
ռաղեմի, Նէեմ. Ե. 31. ԺԱ. 31: Եր
ամուր տեղի, խոր հովտի մը հիւսի-
սային դին . Թերեւս այս պատճառաւ
Սենեկերիմ, յերթ ալ յերուաղէմ,
հսն թողաւց իւր բանակին ծանր կա-
րասին, Ես. Ժ. 28, 29: Այս իոր
հովտին մէջ, սակաւ ինչ յարեւելից
քաղցորին, կան երկու սեպաձեաւլ
ըրուըը կամ պազաւաժք, որոց մին կը
կարսւի լինել “Մաքմասայ կերծը”
որ կը յիշուի Յովիաթ անայ յալ-
թութեան պատմութեան մէջ, Ա.
Թագ. ԺԳ. 23. ԺԳ. 4: Ռոպինսոն
գառաւ հսն Սուխման կոչուած գիւղ
մը, որ կը թուի լինել բանական
մէծ և կարեւոր քաղցորի մը մասցորդ :

Մաքուր և Անմաքուր, բարե-
ստէք ր կիր արկեալք ի Սուրբ Գիրս
ծիսական նշանակութեամբ, կ'ըս-
ուին անաստոններէն ոմանց, երբեմն
նաև մարդոց վրոյ, ըստ օրինաց
Մովսիսի, Ղետ. ԺԱ.-ԺԵ. Թու.
ԺԹ. Բ Օր. Ժ.Ի: Մաքուր և անմա-
քուր անասնոց խորութիւնը կար
նախ քան զջինեղեղն, Մննդ. Ե. 2:
Մովսիսի այս օրէնքը ոչ թէ լկ կա-
մայական էր, այլ ուներ բանաւոր
պատճաններ, զորօրինակ անասնոց
յարմարութիւնը զոհուելու, մարդոց
առողջութիւնը, Հըւեց անջատումն
ուրիշ ազգերէ, և անոնց բարյամ-
կան մաքրութիւնը, Ղետ. ԺԱ. 43-
45. Ի. 21-26. Բ Օր. Ժ.Ի. 2, 3, 21:
Ծիսական օրէնքը կը պահուէր տա-
կաւին առ Գրիստոսիւ, բայց ջնջուե-
ցաւ ընդ օրինօք աւետարանին, Դործ.
Ժ. 9-16 :

Հոս օրինաց անմաքուր կը համար-
ուէին Հըւեցք ոյլեայլ եղանակաւ,
կամաւ և ակամայ : Անմաքուր թիւնը
կը գագրէր, ընդհանրապէս նշյն օր-
ուան երեկոյին, լուացմամբ : Երբեմն
կը տեէր եօթնաւակ մը, նա մինչեւ
քառասուն կամ յիսուն օր, և ի
մաքրութիւն կը պահանջ և ին զոհէք
կամ նոււրէք :

Մաքսաւոր, մաքս ընդունող պաշ-
տոնաւար կամ հարկահան : Առ
Հովովացիցիս կոյին երկու տեսակ

հարկահանք . ոմանք էին բնդ հանուր հարկահան , որ իւրաքանչիւր գաւառի մէջ ունեին փոխանորդներ : Այս հարկահանք կը հաւաքէին տէրութեան և կարութեան , և հաշլի կուտային կայսեր , և էին մեծարյ կառավարութեան առջև : Ըստ կիկերոնի տանց մէջ էր Հռովմայեցի ազնուականաց ծաղիկը , քաղզին զարդը և հանրապետութեան ոյժը : Բայց այս հարկահանաց փոխանորդք , պյուինքն երկրորդական հարկահանք կամ մաքսաւորք , կը համարուեին գող և քսակահատ : Թէ ունի իւրաքիտոս հարցուելով թէ ո՞ն է անապարզն , ի գուզան , զատատիխանեց : “ Ի դապահովայրի՝ արջ և առիւծ , ի գազանո քաղաքի՝ մաքսաւոր և հացկատակ : ” Առ Հրեայոյ մանաւանդ տատելի էր անուն և պաշտօն մաքսաւորք : Հրեայք մեծ դժկամակութիւն կը զգային , երբ կը տեսնէին մաքսաւորաց ժողվելն օտարականներէն , այսինքն Հռովմայեցիներէն Հրեայ վասյ դրուած հարկերը և տուրբերը : Գալիլեացիք , կամ Հերովդինուոք , մանաւանդ դժկամակութեամբ յանձն կ'անուեին հարկ տալ , և ապօրինաւոր կը համարէին հարկատուութիւնը , թ Օք . Ժի . 15 . Մաքսաւորք կամ հարկահանք պաշտօն վարող Հրեան իրեւ հեթանոս կը համարուեր իւր համազիներէն , Մատթ . Ժի . 17 : Կ'ըսուի նաև թէ այսպիսիներուն թշլ չէր տրուեր տաճարը կամ ժողովրդանցը մանել , մասնակից ըլլալ հասարակաց ազօթից կամ դատաւորութիւն ընել , և կամ գիպյութիւն տալ դատաւտանական տտենի առջև :

Մեր Փրկչին օրով շատ մաքսաւորներ կային Հրեայ մէջ . Զաքէսո հաւանականապէս էր գլխաւոր հարկահան , քանզի կը կոչուի “ մաքսաւորք ” . Ղուկ . Ժի . 2 . բայց Մատթէոս հասարակ մաքսաւոր էր , Ղուկ . Ե . 27 : Հրեայք կը բամբասէին զՅիսուս իրեւ բարի կամ մաքսաւորաց և մեղաւորաց , և սեղանակից նոցա , Ղուկ . Ե . 3 : բայց Յիսուս , գիտնալով անոնց ինքնահաւանութիւնը , անհաւատութիւնը և կեղծաւորութիւնը , պատասխանեց , “ Մաքսաւորներն ու պանիկները ձեզմէ ա-

սաջ կը մանեն Աստուծոյ թագաւորութիւնը , ” Մատթ . իլ . 31 : Տես և տաճարին մէջ ազօթող մաքսաւորքն գեղեցիկ ապաշխարութիւնը , և Փարիսեցւոյ յանձնապաստան ոգին , Ղուկ . Ժի . 10-14 :

Մաքփելա , արտ և այր զար զնեց Արքահամ ի գերեզմանաւելի ընտանեաց իւրոց : Նախ Սարա թազուեցաւ հն , Մննդ . ԽԳ . , և ապա Արքահամ , իսահակ և Յակով , նաև Ուերեկա , Լիա , և Այլք , Մննդ . ԽԳ . 30 . Ե . 13 : Տես Քերբրոն :

Մեղարք , քաղաք յարեւելց Յօր , դանանու յերկրին իւրաքինեանց , Են . Ժի . 9 , 16 : Դաւթի զօրը հնա սաւցաւ մեծ յաղթութիւն , Ա Մնաց . Ժի . 7 : Ցես ժամանակաց Մեղարք ինկաւ իւր նախկին տեարց Մաքսաւորք ձեռքը , Թու . իլ . 30 . Ե . Ժի . 2 : Մեղարայի աւերակները կան գեռ և սերբոնէ քանի մը մզոն զէդ ի հարա բարձրաւանդակի վրայ և կը պահէ հնա նասնը :

Մեղեկամնա , ի Թագ . Ը . 1 . Ա Մնաց . Ժի . 1 : Տես Գար :

Մելան , Երևմ . Լ . 9 . 18 : Նախնեաց մելանը կամ թանապն էր թանձր և տեական , նման մեր ապազրութեան մելանին : Հասարակ նիւթերն էին փոշի ածխոյ , փղոսկրի սյրէցած , ջուր և խէծ : Լոյ ձկան (կազամարձկան) փորի սկ հիւթն ևս կը դործածուեր երբեմն իրեւ մելան : Դըպիքը կամ գրիչք կը կրէին իրեւն կազմամարն ի զօտիս կամ կարեալ զգօտւոյ , Եղեկ . Թ . 2 : Տես Գոտի :

Մելիստ : Մելիստ կը կոչուեին ի հնումն երկու կղզեք . մին յԱղբեական ծովուն , Լիւրիկէի եղեցքք . այժմ կոչի Մելիստա , և մրւոն ի Մեղերկարանին , ի մէջ Ակիկիլիոյ և Ալբրիկէի , և զարդիս կոչի Մարդու : Թէ այս Մալդա էր մին ի կղզեաց որոց մօտ նաւարեկութիւն կրեց Պողոս , յայտնի է ոչ միայն կողմէն ուստի կը ժէկը հոգէ , (տես Եւրակիկլոն) , այլև անտի , զի Պողոս եւս կղզիէն Աղեքսանդրացի նաւով որ ձմերած էր հն յերթան յիատլիա , և յետ հանդիպելոյ ի Ակրակւստ և ի Հռագիւն , ելաւ ի Պատիսազ , պյու-

պէս նաւարկելով դէպ ուղիղ՝ Միւս
Մելիտէ շատ հեռու կ'իյնար սովո-
րական ճամբէն յԱղեքսանդրիկյ յԻ-
տալիս։ Տասաննել նաւին ըլուր գի-
շերը յառաջ քան զնաւարեկոթիւնն
յԱղեքսական ծովուն, հակառակ չի
գոր այս կարծեաց, քան զի Ադրե-
կան առնունը կը տրուէր բոլոր Ցո-
նիական ծովնւն որ է ի մէջ Անկիլիսյ
և Յունաստանի։ Տես Ադրբա, Գործ-
իք. 27. Խլ. 1.

Մալգա է կղզի ապառաժուտ,
վաթսուն և երկու մղոն ի հարաւայ
Անկիլիոյ, եօթնետասն մղոն երկայն
և ինը մղոն լցոն և տարածութիւնն
է իրը հարիւր քառակուսի մղոն,
100,000 բնակչօք : Հատ հին ժամա-
նակ էր Փիւնիկեցւոց ձեռքը : Անկիլ-
եացի Յայնը առին զՄալգա Փիւնի-
կեցիներէն, և կարեեդոնացիք՝ Յոյ-
ներէն, իսկ 242 ին հափ քան զգի՝
Հովում առաքելոյն ժամանակ Մալգա-
այս զերջիններուն ձեռքն էր : Յետ-
րազում փոխուութեանց, վերջապէս
ինկաւ Մալգա ի ձեռ Անզգիացւոց,
որ 1814 էն հետէ առանց հակառա-
կութեան կը տիրեն կղզւոյն : Մըրոյն
Զօղոսի ծոց, առեւնը զես կը կրէ, և
հիսոսիստիքն կողման կղզւոյն, փոքր
ծովածոց մը մուտքը յարեւանի
կցոյն է, համառոյն Գործը առաքե-
լոց իիշ. գլխոյն նկարագրին : Ասուլ-
ծոյ ձեռքը պաշտպանեց հսո զօղոսո
ի վանդաց թէ ի ցամաքի, և թէ
ի ծովու : Զօղոս Բաց հոն երկը ա-
միս, և շատ հաշը գործեց :

ՄԵԼԻՏԱՆ, հին քաղաք, ի սկզբ-
բան մայրաքաղաք ՅՈՒԽ, Փոքուն-
Ալոյա արևմտեան եղերը, Կարիսյա-
ռահմանոգլուխը, ՄԵԼԱՆԴՐ գետոյն
բերնէն է կա ո պղիղ ի հարաւ. ՄԵԼ-
ԻԼԻԱՆ եղաւ ծնող ոչ սակառ գաղ-
թականութեանց, և անուանի էր ի
պատճառս մէջնին և պատճամա-
տեղ-ցն Ապսոսին Դիդիմեայ, և իրր
աեղի ծննդեան թաղեսի. Անդքսի-
մանարի, Դիմոնկրիտեայ և այլ երե-
ւելի արանց: Պօզոս տռաքեալ ի ճա-
նապարհորդելի ի Մակեդոնիայ յԵ-
րուառաջէմ, չոն կցաւ որ մի կամ-
երկու, և սիրով տեսնուեցաւ Սփե-
ռոսի Գրիտառնեայ երթանոց հետ, որը

Հրատիքանաւ առաքելըն եկան տես-
նել զնա իբր երեսուն մղոն հետուէն,
ի հիւսիսյ, Գործ. ի. 15-38: Պողոս
երկրորդ տնգամ պյցելութիւն ըրաւ
Մելիսոսի յետ երկրորդ բահուար-
կութեան իւրայ ի Հառով, Բ Տիմ. ի.
20: Ալյո քաղաքու եղան Քրիստոն-
եաներ և եփակոպուուն հինգերորդ
դարէն մինչև ութերորդ դար. բայց
Մելիսոս շատոնից կործանած է, յ
անոր ճիշդ տեղը որոշել գծուարին
է, վասն զի Մէանդք գետայն ըերնին
մօս ծովիցը շատ փոխուած է:

Մելսար, անուն, կամ՝ յորջօրջում
մատուռակի կամ տակառապետի
պաշառնի յարբանիք նարուգողնո-
սորայ, Դան. Ա. 11-16.

Մելքիսեդեկ, Բահունը որդութեան, թագաւոր Սաղմեթի, նաև քահանայ բարձրելցին Աստուծոյ ։ Խրեք քահանայ Աստուծոյ օրհնեց Մելքիսեդեկ զԱբրահամ, և առա անկետ ասանանրդ, Ծննդ. Ժ. 18-20. Սուրբ Հիրոք բան մը շատեր մեզի անոր հօրդ կամ մօրը վրայ, անոր ազգատումին ծննդեան կամ մահուան վրայ, Մելքիսեդեկ էր միայնակ, առանց նախորդի և յաջորդի, թագաւոր քահանայ հաստատեալ յԱստուծոյ. և այսպէս Մելքիսեդեկ էր առակ օրինակի գրիփսասի, որ է՝ “քահանայ յաւիհանա ըստ կարգին Մելքիսեդեկին, և ոչ ըստ կարգին Ահարոնի, որոյ ազգատումը, օծումը, կեանըք և մահն ծանօթ են, Սաղմ. Ճ. 4. Երբ է Տես և Ազգանամար:

Մեծ հետազոտութեան պատճառ
եղաւ մեկնաց թէ արդարեւ ով էր
Մելքիսեդեկէկ: Այսիւոյլ կարծիք ե-
զան զնմանէ, այսինքն թէ էր Հսկու-
Սու ըր, Որդին Աստուծու, հրեշտակ
մը, Ենագք և Ալեմ, Բայց հաւանա-
կանագոյն կարծիք անոնցն է որ կը
համարին զՄելքիսեդեկի իրբ արդար
և խաղաղութէր թագաւոր, աստուծ-
ապաշտ և քահանայ Աստուծոյ
բարձրելիյ յերկրին քահանացւոց,
բարեկամ Արրահամու, և աստի-
ճանաւ Արբացոյն քան զնա: Այս
կարծեաց հիմն է արդարեւ Մննդոց
ժԴ. և Երբայցւոց իջ գուրիներուն
խօսք, և է մի միայն կարծիք որ
կրնայ համարուի, հաւաստի և բն-

դունելի բառ սկզբանց մեկնելոյ զՍուրբ
Գիրու : Տես Սագիկ :

ՄԵԼՈՅԱ, 4. Հաւատեականապէս Ախ-
անի միջնարերդին պատուարը, յԵ-
րուսաղէմ : Այս յիշուի Դաւթիք և
Ասղոմանի պատմութեան մէջ, ԲԹագ.
Ե. 9. Դ Թագ. ԺԲ. 20. Ա ՄՇաց. ԺԱ. 8. Բ ՄՇաց. ԼԲ. 5 :

2. Անուն գերբառուանի կամ բեր-
դի և Անուբեմ : Այս վերջին մոտք,
“առան ՄԵԼՈՅԱ” թաւի նշանակիլ բեր-
դին պահպանները, “Դաւթ . Թ. 6 :

ՄԵԼՈՅԱՐՔԻՑ, յՄյանել զԾմարիտ
իմաստ գերբառական երազոց, այլովքն
հանդերձ, Ծննդ. ԽԱ. Դան . Բ. 4 :

Ասոււծոյ խօսքն ուղիղ մեկնելու
համար կը պահանջուին գլխաւորա-
պէս նորոգեալ սիրո, փափոքող
յոյժ ուսունել և առնել զկամ Աս-
տուծոյ, Հոգւոյն Արքը օգնութիւնը
խնդրել և ստանալ, հաստատ հա-
մոզումն թէ Ասոււծոյ խօսքը միայն
է կանոն մորդկային մտաց և սրտին
որ մոլորութեանը և թիւրութեան
ենթակոյ են, հատութիւն պատմու-
թեան և աշխարհոգրութեան, Սուրբ
Գրոց ժամանակին սովորութեանց,
օրինաց և լեզուաց, հասարակաց,
ընտանեկան և ներքին կենաց : Սուրբ
Գիրը պյասէս սորվիլ իւրաքանչիւր
մարդոյ արտօնութիւնը և պարզնէ :

ՄԵՂՊԱ մարդք : Տես ՆԵՐ :
ՄԵՂԵՆԻԿ, ակն պատուական ծի-
րանեղյն կապոյտ, որ կապուտակա-
գոյն կամ կարմրագոյն սպիտակի կը
զարնէ : Յստակ գունով մեղենիկ
գժուարագիւտ է, ընդհանրապէս
պղտոր է, և ծուռ ու մոռա գիծե-
րով : Այս քարին աղնուագոյն տե-
սակը կու գայ ԱԷլոննէն, արևելեան
Հնդկաստաննէ, Անդամիայէ և Սաք-
սոնիայէ : Այս տեսակը շատ յարգէ
է, իլ. իլ. 49 :

ՄԵՂՈՅԱ, Բ ՕՐ. Ա. 44 : Սուրբ Գրոց
մէջ յիշուած մեղուն հաւանականա-
պէս մեղրագործ մեղուն է : Կ'երեի
թէ մեղուք շատ էին քանակու եր-
կերը, քանզի մեղոր : Հասարակ կե-
րակուր էր այս երկրին մէջ, Բ Թագ.
Ժ. 3. Սաղմ. ԶԱ. 16. Երգ . Ե. 1.
Ես . Ե. 45. և ընդհանուր զանառա-
կանութեան նիւթ, Եղեկ . իլ. 47 :

Յօժարութիւն մեղուին վրէծ իլն-

դրելու իւր մեղուանոցը խանդարազ-
ներէն՝ կ'ակնարկուի ձմիլ : սովորակն
12 համարին մէջ :

Խայեայ ի. 18 համարին այլորո-
նութիւնը, եթէ Զաքարեայ Ժ. 8
համարին հետ բազդատուի, կը թուի
ակնարկել սուլերով մեղուներն իրենց
մեղուանոցէն գուրս կանչելու սովո-
րութիւնը մը, և կամ այն զարմա-
նակ բնական ազդումը որով տեսակ
մը մեղուք աշխատելու կը սուրին,
երբ անոնց թագուհին իւր փեթակին
զան կայնելով թեկերը կը բռնույ և
կը բզզոյ :

Վայրի մեղուք շատ անգամ իրենց
փեթակները կը շինեն ծառերու խո-
ռոշաց և քարերու ծերպերու մէջ,
Սաղմ. ԶԱ. 16 : Կայ տեսակ մը գոյ-
րենն մեղր զոր ուրիշ միջամաներ կը
շինեն ծառերու տուրեներուն փոյց
այնպէս առատ, մինչեւ ծարել կա-
թիլ կաթիլ գետինը : Այս այն նիւ-
թին է որ կը յիշուի Ա Թագ . ԺԴ.
25, 27, և թէեւս նոյնը կ'իմացաւի
նաև Մատթ . Գ. 4 :

ՄԵՂՋ, որեկցէ խօսիուրդ, խօսք,
րազմանք, գործ կամ զանցառու-
թիւն, հակառակ տառաւածոյին ո-
րինաց, կամ, այն օրինաց նաշելով՝
թէերի : Անօպուտ աշխատաւթիւնն
է շահուլ քննել թէ ինչպէս կամ ուս-
տի ծագում առաւ մեղքը : Լաւ-
գոյն է մեղի համար ջանալ պատաճէն
Քրիստոնով մեղաց պատճէն և զօ-
րութիւնն թէ զմել և թէ աշ-
խարհք : ՄԵՂԱՑ մնաւն յաշխարհ,
ապականել նորոս զազդ մարդկան,
մեղաց բնութիւնը, տեսակներն, որ-
դիւնքը և չարաշար տիրելն ամէն շնո-
րագութ սրբի, լիապար կամար-
գրուած են ի Սուրբ Դիթօ, Ծննդ.
Զ. 5. Սաղմ. ԶԱ. 5. Մատթ . ԺԵ. 19.
Հանզմ. Ե. 12. Յակ. Ա. 14, 15. ՄԵՂՔ

իրեկ բնութեան, աստուածապաշտու-
թեան, սիրոյ և ծառայութեան Աս-
տուծոյ հակառակ, կը կոչուի ամ-
րաբշտութիւն . իրեկ բանարարու-
թիւնը օրինաց Աստուծոյ և իրաւանց
մորդոյ, կը կոչուի պատօնիքանա-
զանցութիւն կամ յանցանք . իրեկ
նոտորումն յափանական ուղղու-
թիւնէ, կը կոչուի անօրէնութիւն
կամ անարդարութիւն . իրը շոր և

դառն արմատ այժմու բոլոր պատ-
ուիրանազանցութեանց, իրեւ ապա-
կանութիւն հազարդեալ ի նախա-
ծնողաց մերոց առ սերունդո նոցա,
կը հօսուի ՝սկզբանական մեղք, կամ,
ըստ Սուլլը Քրիս, „մարտին,“ որէնք
մեղքաց և մահու, „ոյլովին հանդերձ,
Հռովմ. Ը. 1, 2. Ա. Յօհան. Գ. 4. Ե. 17:
Արդար պատրիժն կամ “թոշակ մե-
ղքաց մահ է և, և մահ սպառնացած
էր Աստուած առաջին մեղքաց, Ծննդ.
Բ. 17, նզինպէս բոլոր պատրայ մե-
ղքաց. “Ասն անձը որ կը մեղանչէ
պատի մեռնէ, Սի միջն մեղք, որը
վասն ապաշխարութիւն եղած չէ և
որ ներուստ չէ, կը հորուսանէ զհո-
գին, ինչպէս որ մի միջյն բեկումն
անպիտան կը գործէ սփիթանոսին ամ-
բողջ հեռագրական պարանը. Մե-
ղքաց պատժապարտութիւնը և շա-
րութիւնը կը շափուի ի սրբութենէ,
յարդարութենէ և ի բարութենէ ո-
րինաց զրը կը բանարարէ մեղքը, ի
յարեւենականութենն թշուառու-
թեան, քը կը պատճառէ, և ի մե-
ծութենն զնին որ հարկաւոր եղաւ
մեղքը քաւելու համար:

“Մեղքը կը դրուի երբեմն փոխա-
նակ քաւառթեան զնին, այսինքն մե-
ղքաց պատարտգին, որ կը նկարագրուի
Դ. Կ. Ֆ. 3, 25, 29. Ա. յօհան, Հռովմ.
Ը. 3, և Բ կրոնթ. Ե. 21. Պօղոս կըսէ
թէ համց թուեցաւ Աստուծյա որ-
պէս զի Բիուսու, որ մեղք չէր գիտեր,
ըլլար մեզի համար քաւառթեան զոհ,
“վասն զի Աստուած զանիկա որ մեղք
չէր գիտեր, մեզի համար մեղքաւոր
սեպեց որ մենք անոր միջոցովէ Ա-
ստուծյա արդարներն ըլլանք:”

Հոգեւոյն Արքոյ գէմ մեղքաց համար
առ Հայեայուրիւն:

Մեղքաղ, Սաւուզի երկու գտաե-
րաց կրտսերությնը, որ սիրեց զիա-
կիթ, և զրը Սաւուզ ակամանց տուաւ
Դաւթի ի կութիւն, Ա. Թագ. Ժ. Գ.
49. Ժ. 20-29: Մեղքող հնարինք
փակցուանելով զիաւիթ, աղատեց
անոր կեանքը սպանողներէն որ զըր-
կուած էին ի Սաւուզոյ, Ա. Թագ. Ժ. Գ.
44, բայց Դաւթիթ քանի մը տարի
ետքը նորէն առաւ զՄեղքող, Բ

Թագ. Գ. 12-21: Երբ Դաւթիթ կը
բերեր տագանակը Երուսալէմ, Մեղ-
քող դժկամսկելով ծաղրեց Դաւ-
թի կարստելը, և Դաւթի սէրը պա-
ղեցաւ անկէ մինչև ի մահ նորա, Բ
Թագ. Զ. 16-23: Մեղքողի ատելու-
թիւնն կրօնական ջերմ եռանդեան
գէմ աւելի էր քան անոր սէրն առ-
ոյր իւր և առ Աստուած. Մեղքող
չթողուց որդի:

ՄԵՂԻՐՈՒՄ: Տես Մաղաք:

Մեմփիրոսորէ, որդի Ցովաթանու,
կը կոչուի նաև Մերիբատղ, Ա. Մնաց.
Ը. 34: Տես Եարտաղ. Մեմփիրոսոթէ
էր մանուկ տղայ, երբ հայրը սպա-
ռուեցաւ ի կութին Գեղերուայ, Բ
Թագ. Դ. 4, և առնտուն նորա այնպէս
խռովեցաւ այս լուրն առնելով, որ
ձգեց տղան, և այս պատճառաւ
Մեմփիրոսոթէ մնաց կազ ցկեանս:
Երբ Դաւթիթ առնով թագաւորու-
թիւնը խաղաղեցաւ, ի ինդիր ելաւ
Սաւուզի տուան կենդանի մնացող-
ներուն, և մարդասրբութիւն ցու-
ցուց անոնց փոխանակ բարեկամնու-
թեանը ի մէջ իւր և Յօվիաթ անու:

Մեմփիս, հին քաղաք յԵգիպտոս,
Ավ. թ. 6: Մեմփիսի աւերակները,
թշպէտ ոչ ընդգարձակ, կան տակա-
ւին քանի մը մղոն վեր քան զինն
Գահիրէ, Ես. Ժ. Թ. 13. Երեմ. Բ.
16. Խ. Դ. 1. Եղեկ. Լ. 13, 16.

Մեմփիս էր մայրաքաղաք նախնի
թագաւորաց Եգիպտոսի մինչև ի
ժամանակ Պատումեանց, որ ընդհան-
րապէտ կը նոտէին յԱղեքսանդրիիա:
Հոս, ինչպէս կը կարծուի, բանտար-
կեցաւ Ցովէփ և ապա եղէ իշխան:
Հոս կեցաւ և Մովսէս առաջի Փա-
րաւանի: Մարդարէք, վերոյիշեալ
համարներուն մէջ, կը մարգարէտ-
ան զաղէտո զըրս պիտի կը Երեմ-
փիս ի թագաւորաց Քաղցեացոց և
Պարսից, և Խորյելացոց որ պիտի
երթոյին յԵգիպտոս կամ պիտի ա-
պահնեին Եգիպտացոց՝ կը ոպառ-
նան կրուստ այն երկրին մէջ: Ի
Մեմփիսի կ'ուտուէր և կը պաշտուէր
նուիրական եղն Ապիս, յորում կը
բնակէր, ըստ Եգիպտացոց, շառա-
ւած նոցա Ասքրիս. և Եղեկիւէ կ'ըսէ
թէ Տէրը պիտի կրուստանէ զկուսա
Մեմփիս, Եղեկ. Լ. 13, 16: Մեմ-

իրս գրեթե պահեց իր պայծառութիւնը մինչև նուանեցաւ Արարացիներէն յութեատաներորդում և յիննետաներորդում Մահմետական թուականին, այն է ամ Տն. 641, յետ որպէս մայրաբազար եղաւ Ֆուդադ, այժմնւն հին Գայսիրէ, զոր շինելու գործածակցան Մեմփիսի նիւթերը, Բրունկ յորս թազուած են երեկի անձինք Եթիպառոի կան մինչև ցայսօր. բայց հայկաբ քաղաքը որ կը տարածուէր մզններով ի մէջ ըրբանից և նեղոսի՝ գրեթե իսպառ անհետ եղած է:

Մեննիր, քաղաք Ամմանացւոց ի ժամանակս Յեփթայեայ, Դաստ. ԺԱ. 33, չըրս մզն դէպ արեկելան հիւսիս յիշարոնէ: Մեննիթ կու տար ընտիր ցարեն Տիրոսի վաճառանոցներուն, վզեկ. Խ. 17:

Մեռայ, բառունիւն, ջրհոր մօտ ի կարմիր ծով, երկք օրուան ճամբով հեռու այն տեղէն ուր իսրայելացիք անցան կարմիր ծովու: Այս հորին ջուրն էր զօր Մովսէս հրաշխք քաղցրացուց ծառի մը ճիւղերը միելով ջուրին մէջ իսրայելացւոց ծառան անցնելու համար անապատին մէջ, ԵԼ. ԺԵ. 23-25: Զաւր անուշցնելու զօրութիւն ունեցաց տունկ մը մինչեւ ցարդ ճանցուած չէ: Ամարա կէ կոչուի զարդիս ձմեռնային հեղեղատի մը չըր գետինը, որմէ քիչ հեռուն դէպ ի հարաւ կայ Հաւարա կոչուած ջրհոր մը որ մեծ նմանութիւն ունի Ելից մէջ նկարագրուած Մեռայի: Այս հորին ջուրը վայրկեան մը թեալով բերնի մէջ նողակալի համ մը կառնուի: Արարացիք չեն խմեր այս ջրհորէն, այլ ի բենց ուղտերը միայն կարբուցանեն անկէ:

Մեռելահմայ, այն որ կ'ըսէ թէ կարող է յայտնել անծանօթ և ապանի գէպք մեռելները կանչելով և հարցունելով անոնց, Բ. ՕՐ. ԺԵ. 10, 11: Մեռելահմայութիւնն ըստ օրինաց Մովսէսի յանցանէ էր արժանի քարկոծման, Ղ. Ա. Խ. 1. 27: Տես կախաբգութիւն: Տարակայ թէ մեռելոց հոգիներուն հետ հաղորդակցութիւն ունենալ կարծեցնելու իարեւութիւնը մեզք է առաջի:

Աստուծոյ նաև զարգիս, ինչպէս երաւ Մովսէսիւ:

Մեռնիլ, կը նշտանակէ ի Սուրբ Գիրս, նախ բաժանումն մարթոյ ի հոգւոյ, իբր ուռազն ահ, ննեգ. ԽԵ. 11. երկրորդ օստարանալ, Ալաւուծոյ և կիյալ անոր բարկութեան ներքե, Ա. Ցովէ. Գ. 14, այլպէն հանգերձ երրորդ իբր Երևուշ ահ, որ է յաւեւննական դասաւագարաւթիւն: Մահ տրուեցաւ ի պատիմ մեղաց Ագամայ, Ծննդ. Բ. 17. Գ. 19, և բոլոր սերունդ նորա, իբրեւ նշյան մեղաց պատժապարտ, հազորդ եղած և Աղամայ տրուած անձից: Քրիստոս “մեր կեանքն է”, Բաղրա հաւատացեալք մասնակից են անոր կենացը հոգեւորապէս և յաւեւեան. և թէպէտ մեղքը և մարմառաւոր մասը կը նայ մարդկային ազդին փայ, առակայն հանուած է մեղաց և մահուանոյթոցը, և ի յարութեան փերջին թշնամին պիտի կոխուի ընդ սոփի ք, Հռովմ. Ե. 12-21. Ա. Կորնթ. ԺԵ:

Բնական մահը կը նկարագրուի իբր մեկնումն շնչոյ կամ ոգւց, Գլււգի. Սազմ. Ճ. 29, իբրեւ գարդ մարդոյ ի սկզբնական նիւթն որ է հոզ, Ծննդ. Գ. 19. Ժազով. Ժ. 7, իբրեւ ի բաց մերկանալ հոգւոյ զմարմին, որ է հանգերձ նորա, Բ. Կորնթ. Ե. 3, 4. կամ վրան նորա յորում բնակեալ է, Բ. Կորնթ. Ե. 4. Բ. Գետր. Ա. 13, 14: Հաւատացելոյն մահն է իբրեւ չու, երթ ի տուն իւր, և ննիւլ ի քրիստոս, Փիլ. Ա. 23. Մատթ. Թ. 24. Ցովէ. ԺԱ. 11:

Մահ բառը կը դործածուի նաև փոխանակ մնձի իրիք ազետից, կամ մատալուա վառնզի որ կը ոպաւանոյ կենաց, ինչպէս հալածումն, Բ. Էտր. Ա. 10: “Իրանք մնհու, ” Ցով. Ա. 17, կը նշտանակէ աներեւյթ աշխարհն ուր կը բնակին սգիք մնաելոց: Մահ կը դործածուի նաև այլարանօրէն յուցնելու համար Գրիուանէից անգայութիւնը մեղաւոր աշխարհէն Գործութիւններուն, կազ. Գ. 3.

Մեսա, 4. աեղի, Սականանայ երկրին արեւեան սահմանագութիւր, Ծննդ. Ժ. 30, և կը կարծուի թէ էր ի գաւառին Բարոյի, Գարսից ծոցին հիւսիուային արեմսեան ծայրը:

2. Թագաւոր Մովսեսու, որ հա, տայց ծանր հարկ խորպելի թագաւորին Աքայարու, բայց ապատամ բեցու ի մահուան նորա, Դ Թագ. Ա. 1. Գ. 4-27. Աքայարու որդին Յովամ, օգնութեամբ Յուդայի և Եղովմայ, պատերազմեցաւ ընդ Մեսայի և պաշարեց զնա ի մոյրաբազարի նորա. Մեսա կիրալով ճեղքել անցնիլ պաշարող զօրքը, Խընդրեց իւր աստուածներուն օգնութիւնը, զոհելով զի բուրոյն որդին քաղքին պարիսներուն վրայ. Պաշարոզք սոսկալով այս անագորոյն անարարնէն, մեկնացան աչիւ թէ գուցէ անէծք գար անոնց վրայ.

Մեսախ, օժեռւ, անուն տուեալ գիւաւորապէս կամ յատկապէս այն գերագոյն Ազատչին որ խոստացուած էր Հրեից: Երբ թագաւորը, քահանայապետք, երբեմն նաև մարգարէք, կը նոստէին իրենց պաշտօնին, Հրեայք սովոր էին օծել զնոտո, ուստի և պաշտօնի մը համար “օծել”, խօսքը կը նշանակէր երբեմն լոյն կարգել կամ ընտրել զոք այս ինչ կամ այն ինչ պաշտօնի: Եփւրոս, Պարսից պետութեան հիմնադիրը, որ ազատութիւն շնորհեց Հրեից ի գերութենէ, կը կոչուի, Խ. Խի. 1, “Օծեալ Տեառն,” և յլսկեկ իլ. 14, “օծեալ” վերադիրը կը տրուի Տեւրոսի թագաւորին:

Բայց ինչպէս արգէն ըսինք, Մեսախ անունը տուին Հրեայց, իրեն բուն և յատուկ ախտողս, այն Փըրկչին և Ազատչին սոսւն կը սպասէին, և որ խոստացուած էր անոնց մարգարէիւք: Որովհետեւ սուրբ օծումը կը տրուէր թագաւորաց, քահանայից և մարգարէից, անոնք որ խոստացեալ Փրկչին աշխարհի կու տայլին Քրիստոս, Օծեալ կամ Մեսիս անունը, ըստ բաւականին կու տայլին հասկնալ թէ թագաւորիք, քահանայապետի և մարգարէի յատկութիւնները գերազանց կերպով պիտի սնէնար այն Փրկիչը, և թէ պիտի բլար թագաւոր, քահանայապետ և մարգարէ ոչ միայն Հրեից, ոյլեւ բոլոր մարգարիչն ազգին, մասնաւանդ անոնց որ պիտի ընդունէին զնա իրեն Փրկիչ: Տես Քրիստոս:

Թէ Քրիստոս էր Հին կտակարա-

նին ճշմարիտ Մեսիայն, Յակոբոյ “Սելովէ, ու Յորոյ “Փրկիչը, և Հրեա տակ ուխտին, ու բոլորովին յայտնի է: Անոր գալուտեան ժամանակը կանխաւ ցուցուած էր, Ծննդ. Խթ. 10. Դան. թ. 20, 25. Անգ. Բ. 7. Մազ. Գ. 1: ի ժամանակի գալուտեան Փրկիչն, և այն ատեն միայն, կտակարուեցան ոյս մարգարէութիւնք. այն ատեն լցան եօթանառուն եօթներորդք ամաց, և սակաւ ինչ յետոյ խորտակցան բաւարարանն ի ձեռաց Յութայ, մի միայն ցեղին որ ունէր յայնժամ Հրեից ազգին առաջնարդութիւնը, և տաճարն ուր պիտի գար Մեսիայն ջնջուեցաւ: Այն ատեն կային նաև գեռ ազգարանական ցուցանկը որ կը ցուցնէին Քրիստոսի սերեն, կանխասացեալ ճիւղէն: Քրիստոսի ծննդեան, յատկութեան, կենաց, շարջարունաց և մահառան, նաև յարութեան, համբարձման և թագաւորութեան վկայ չառ և յայտնի մարգարէութիւնը բովանդակ կատարուեցան յանձին Յիսուսի, Յավի. Ա. 41. Գ. 25:

Մեսաթեմ, մին յորդւոց Քամայ, և հայր այլապէլ Ափրիկեցի ցեղիրու, Ծննդ. Ժ. 6, բայց մանաւանդ Եղիպտացւոց, որ և կոչուեցան յանձն նորա: Մեսաթեմ է նաև Երրայեցերն անոն Եգիպտոսի ի Սուրբ Գիրոս, և Արարացիք ցարդ Մըսրը անունը կու տան այս երկրին:

Մետաքս, Պազումեան ժամանակը եկաւ Յունաստոն և Հռովմ Ջինուարեկելան երկրէն Աղերսանդրեից ճամբով, և ծանրութեամբը սոկի կարծէր: Երբեմն կը բերուէր կարծկարժ, և կը գործուէր դիպակ թէթեւ և անգայտ: Կը յիշուի Յայտ. Ժ. 12. Զի գիտցուիր թէ երբ Հըրեայոց սկսան գործածել մետաքս:

Մերաբը, ուբով, կրտսերացոյնն յերից որդւոց Ղեկեայ, ծնեալ ի Քանան, և Ղեկտացի գերգաստանի մը գլուխ, Ծննդ. Խթ. 11. Ել. Զ. 16. Թու. Գ. 17. Ա. Մազ. Զ. 1: ի ճանապարհորդութեան Խորայելացւոց յանապատին, Մերաբեանց գործն էր բառնալ զտախտակամածն խորանին, կրել զնոտա յօթեան օթեան, և հոն կանգնել, Թու. Գ. 29-33. Է. 8:

Երկուտասան քաղաք տրուած էր Մերաբեանց յայնկըս Յօրդանանու, Յեռ. ի.Ա. 7. 34-40.

Մերփառ, հու-
րոյելացւոց ի մէջ կարմիր ծավուն
և Ախնա Հերին: Հոռ արանչեցին իս-
րայելացիք Ասուուծոյ գէմ, և Ասո-
ւած ապառածէն ազրիւր հանեց ի
պէտո նոցա, Ել. Ժ. 1-7: Կոչուե-
ցաւ նաև Մասսա, ժայշտիւն, վառ
զի հոն փորձեցին իսրոյելացիք զԱսո-
ւած, Բ. Օր. Լ.Գ. 8. Երբ. Գ. 8:

2. Նշանգէս հրաշալի ազրիւր յա-
նապատին Արն, մօս ի կադէռ. տես
թու. ի. 13, 14. Հոռ մեղանչեցին
Մովուս և Ահարոն, ուստի և Ասո-
ւած չառաւաւ անոնց անցնիլ Յոր-
դանանէն: Կը կոչուի ջուր Մերի-
պայի, „Բ. Օր. Լ.Գ. 8. Սաղմ. 2Ա. 7.
ՃԶ. 32, կը կոչուի նաև կադեսի Մե-
րփառ, „Թու. ի.Ա. 14. Բ. Օր. Լ.Բ. 51.
Եղեկ. ի.Բ. 19:

Մերկ, ի Սուրբ Գիրո յաճախ կը
նշանակէ ոչ բոլորզին մերկ, ոյլ-
թերի հագուած: Այսոպէս Յագի. ի.Ա.
7, Պետրոսի համար կ'ուսուիթէ՝ “մերկ”
էր, այսինքն թէ հանած էր վերար-
կուն, և մինակ շապկով կամ պա-
րեգոտի կը կենար: Տես Հանդերձ: Այսոպէս
հաւանականապէս Ես. ի.
2. Մ. Ա. Ո. 4. Գործ. Ժ. 16. Եր-
բեմ կը նշանակէ աղքատութիւն և
անբաւականութիւն յօրինելոյ հան-
գ'րձու, ինչպէս Յագ. 15: Այսոպէս
նաև Ես. Մ. Ա. 5. Կորինթ. Ժ. Ա. 27:
Ազգ մը կը կոչուի “մերկ”, երբ կո-
րուսոծ է իւր ամրութիւնները, հա-
րրուսութիւնը, պյուղքն հանդերձ,
Ծննդ. ԽԲ. 9. Ել. Լ.Բ. 25. Բ. Մնաց.
ի.Բ. 19:

“Մերկութիւն”, բառը կ'առնուի
նաև փոխանակ ամօթոյ: “Մերկու-
թիւնը բանալոյ կը նշանակէ անար-
ժան իսպանք կամ զուգաւորութիւն,
Ղ.Աս. ի. 19:

Մերփառ, անուն, երիցադշոյ գուս-
տը Ասաւողոյ, էր խոստացեալ
Դաթի ի կնութիւն, ի վարձ յաղ-
թուզթեան նորա ի վերոյ Գոզիաթուու,
բայց արուեցաւ Ետքելի, որդւոյ
Բնրգելեայ Մատուլացւոյ, Ա. Թագ.
Ժ. 49. Ժ. 17, 19. Մերփառ ունե-
ցաւ հինգ որդի յետրինէ, որք մատ-

հուեցան Գարաւոնացւոց, և կախ-
ուեցան առաջի Ասուուծոյ, Բ. Թագ.
ի.Ա. 8, 9: Թագաւորաց պյա համա-
րին նայելով, Գարաւոնացւոց մատ-
հուած հինգ որդիք էին Մեղքոզոյ.
բայց տես իսրիել:



ՄԵՐԵՆԱՅԻՆ ԵՒ ԱՇՏԱՄԱԿ

Մերքենայ, պատերազմական բոր-
ծի բաղիելոյ զպարիսպու: Էր երկոյն
և հաստ գերան որ ունէր մէկ ծայ-
րը մետաղեայ զլուի նոխաղի: Այս
գերանը կախելով մէտաղեան կը մղե-
մի ուժգնութեամբ և ստէպ քաղքին
կամ բերդին պատերան, մինչև որ
իրամատ կամ ճեղքուած կը բաց-
ուէր: Մերենան կը դրուէր երրեմ
փայտեղին աշտարակի մը ներդա-
տունը, և աւելի քան հարիւր մարդ
կը վարէր պյա մեքենան, մինչ աշ-
տարակին վերնատունը կը կենար բաղ-
մութիւն աղեղնաւորաց, Եղեկ. Գ.
2. ի.Ա. 22:

Մժզուկ, փոքրիկ միջատ թէւուոր
և խոյթոցաւոր, իրրեւ առակ կամ
օրինակ յիշուած է, Մատթ. ի.Գ.
21, “Մժզուկը կը քամք, և աւզը
կը կլւէր, Ա.Ա. Խօսը կ'անարքէ:
Հրէից սովորութիւնը որ զինին հը
քամէին, այսինքն կ'անցունէին ընդ-
պարզոց, թէ գուցէ օրինաց մէջ
իրրեւ անսուրը արգելեալ միջատ մը
կ'ըլւէին, Ղ.Ատ. Ժ.Ա. 23. և Տէրը
կ'առակէ անոնց որ կը իսզէին մասաբ
զգուշութեամբ ետ կենալ վագր փոքր
յանցութեամբ, և չէին իշմէր գործել
մեծամեծ մեղքեր:

Միեղեկը Երրոյեցերէն բառը

կը նշանակէ ունիսո՞ կամ ուղարք, և եղիբաց թիւ չի ցուցներ: Արդի մեկնիներէն շատերը կը հասկնան ոյս բառով՝ արեւելքան երկիրներուն վայրի ցուլը կամ գոմէշը, որ կը նմանի Ամբրիկայի դոմիշոն, բայց ունի մեծ եղիբառեր, և չունի Ամբրիկայի դոմիշոն լանջաց թոյլ մորթը, բայց անհնարին ուժեղ է: Յաղթ մարմինը, և կարթք նորա նետրդապատց և աճառապատց յայտնի նշանակ են անոր ահագին զօրութեան, թու. ի. գ. 22: Տեսիլ նորա է գազանային և սիերիմ, միանդամյն ապուշ: Գլուխը վիթխարի է, այսունիւրը մանր: և որ աւելի վայրենագյն կ'ընէ այս անասնայի դէմքը՝ անոր գանհգուր հիրաց խոպողիքն են որ կը կտիւուին անոր պատերէն և սորորին կլափէն: Յու. լթ. 9-12. Սազմ. իթ. 21:

Վայրի գոմէշը կը գտնուին Ափրիկէի և Հնդկաստանի շատ տեղերը, ուր Կապրին նորա երամազին յանտառս, և կը համարուին իրը յետին առահման գազանային և խասուկար: Որորդք, թէն բազմութեամբ, չեն հոմարձակիր երես առ երես կուուիլ այս գազանին դէմ, ոյլլ թաքստեամբ թւուփերու կամ ծառերու ճրկերուն մէջ, ուստի կը յարձակին մինչ գոմէշը կ'անցնի անոնց առջէն:

Եդիպասոս, ինչպէս նաև Հարաւային հւրոսոյ, գոմէշը փոքր ի շատէ ընտանեցած և մօտագոյն ժամանակներ, ծանապարհորդք կը գտնեն գոմէշներ նաև յլլուոր, Պարուսատան և ի Հնդիկո: Նաև ընտանի գոմէշն այնչափ հլու չէ որչափ եղը, կը պահէ միշտ գազանութեան և ամենութեան մատցորդ մը, և վոյրենի և գաժան հոյեցուած: Ընդհանրապէս կը քշեն և կը վարեն գոմէշն անուր մը անցունելզ ցոււկը, Ատկայն նամին Երայեցաց կը թուփ լիսու ծառօթ գոմէշոն վայրենին միսյո, իրեւ գազանաբարդյ և յաղթանգամ յոյժ:

Միննի, թագաւորութիւն հրաւիրեալ ի պատերազմ՝ ընդդէմ թարելնի, ընդ Արարատայ և Ապանազա, Երեմ. ԵԱ. 27: կը կարծուի նշանակել զհայաստան կամ զման ինչ նորա:

Միզագետ, Յունարէն անուն երկին որ ի մէջ Նփրատայ և Տեգրիսի, բայց Արարացոց Ալ Ճեղիբա, այսինքն՝ կղզի: Տես Արամ 2: Բուն Միջագետաց տարածութիւնն է Պարսկաց ծոցէն մինչև Տաւրոսի գոտին, բայց Միջագետ անուամբ կը հասկցուի ընդհանրապէս վերին մասն ի վեր քան զբարելն, և զարդիս կոչի Տիարդէքիր, անուանի առաջ պաղաքերութեամբ, մինչ սոսորին մասն, այժմուն իրագ Արապի, անդեր և անջրդի է: Միջագետը եղան հետզիւտէ մասն աէրութեան Ասորեստանեայց, Բաբելոնցոց, Պարոից, Մակենանցոց և Ասովմայեցոց, և այժմ կը վերաբերին Օսմանեան պետութեան: Այս երկիրի կից է ընդ հնագյն պատմութեան ազգի մորդկան յառաջ և յետոյ քան զիշէնցեղզն: Եդեմ չէր հետի անտի, Արարատ մօտ էր նման ի հիւսիսոյ, և երկիրն Աւենաար՝ ի հարաւայ: Ճանապարհորդք կը տեսնեն հնան արդարի հին աշխարհը, և կան այն երկիրն եւջ շատ բաներ այնպէս հին, որ Յունատանանի և Հռովմայ հնութիւնք նոր են առ նորք: Միջագետք երես հոյրենիր նահապետաց որ նախ քան զԱրահամ, պահնքն Թարայի, Երերայ, Փաղեկայ, պայսիքն հանգեր: Հնան ծննան Արրահամ և Սարա, և կանայք խահակայ և Յակոբոյ, նահապետաց երկուտասան ցեղի կորսոյիկի: Միջագետք կը յիշուին նաև ի Սոլոր Գիրս իրեւ բնակութիւն առաջին հարստահարշին ինքայիլ ի ժամանակս Դատաւորաց, Դատ. գ. 8-10. ի պատմութեան պատերազմաց Դաւթի, Աթագ. Ժ. 16: ի Միջագետաց եկան նաև պատգամաւորք Հրեեց, և թերեւ ի Հրեւթիւն գարծող հնթանոսոք, կատարել զզատիկն յերուսաղէմ, Գործ. Բ. 9:

Միզանրդ, այն որ կը կինայ ի մէջ երկուց կողմանց կամ անձանց իրեւ թանը կամ հաշտարար և համոզակեր: Ցորչափ մարդ, կը զդոյ իւր յանցաւորութիւնը և Ասուուծյ սրբութիւնն ու արդարութիւնը, չի համարձակիր դէմ առ դէմ իսուիլ անձին հնա որմէ յերաւի կը

վախնայ։ Ուստի ամէն ժամանակ և ամենայն ուրեմ սովորած էին և են մարդիկ դնելի ի մէջ հոգւոյն և դատաւորի նորա անձ մը կամ իր մը հաշտաբար, զորօրինակ քահանայ մը կամ արդար և բարեպաշտ մարդ մը, և կամ զոհերու ճենմերը կամ ինկոց անոյշ հոտը, Յոր. թ. 33։ Ըստ այսմ խոսեցան Խորայելացիք առ Աղվետ Ամիան լեւը, թ. Օր. Ե. 23-31, և Աստուած Հանձեցաւ կացուցանել միջնորդ ի մէջ իւր և ժաղավրդեան զՄասկէս, որ առնոյր և տայր մէկ ճեռքով օրէնքը, և միւսով՝ ժողավրդեան հնազանդութեան ուխտը։ Միջնորդութեան պաշտօնը կատարեց Մասկէտ շատ անդամ, Ել. Բ. 30-32. Թու. Ժ. Ի. Սաղմ. Ճ. 23, և այսպէս էր իւրեմ գործակալ և օրինակ Գրիսոսոսի, Գաղ. Գ. 19։ Մեսիան ամէն գորու մէջ եղած է միմիայն Միջնորդ ի մէջ Աստուծոյ և մարդոյ, և առանց նորա Աստուած է անմատոյց և հուր ծափիչ, Յափ. Ժ. 6. Գործ. Դ. 12։ Գրիսոս, իր հրեշտակ ու փափէն, եղաւ միջոց Հաղորդակցութեան ընդ երիխոն և ընդ երիխ ի անեսութեան չին կոտակարանին։ և իրեմ Միջնորդ նորոյ ուխտին կ'ընէ ինչ որ հարկաւոր է կատարեալ հաշտութեան համար ի մէջ Աստուծոյ և մարդոյ։ Որպէս զի շանարգութ Աստուծոյ պատիւը, կ'երևնայ անոր առջն իւր քատիչ արեամբն իրեմ բարեկեսու մեր կողմանէ, և իւր սփրիփն իրեմ կարեկից մեզ, և հոգւոյն Արբոյ գործակցութեամբ կ'ընէ զմեզ յօժոր և կարող դառնալու առ Աստուած։ Ապաշխարող հաւտացեալն, անոր անձը, գոռարանութիւններն, աղօթքը, կ'ընդունուին զան Արեկելոյն, և այս միջնորդաւ միայն կ'ընդունի հաւտացեալութիւններն, շնորհք և յաւիտենական կեանք։ Գրիսոսու միայն աւնի Միջնորդի և բարեկեսի այս բարձր պաշտօնը, զի նա միայն է Աստուած և մարդ միանգամայն, Ա. Տիմ. Բ. 5։ Միջնորդակից ընել Գրիսոսի զՄարիամ և զսուրբս, կը ցուցնէ թէ Գրիսոս անկարող է կատարել իւր յատուկ պաշտօնը, Երբ. Ը. 6. Թ. 45. Ժ. Բ. 24։

Միջնորդուրիւն, Գրիսոսի երեւելն առաջի աթոռոյն յերկինս իր բարեկեսու իւր ժողավրդեան, և մատուցանելն իւր կատարեալ գործը, որպէս զի լուիի ըլլայ անոնց ազօթքը, և անձոց անձերն ընդունելի նովաւ, իս. Նդ. 4. Հապմ. Ը. 34. Երբ. Ե. 25. Թ. 24. Ա. Յափ. Բ. 1. Այսպէս բարեկեսու լով զան մեղաւորաց իրեմ միմիայն Միջնորդ, կատարեալ կ'ըլլայ անոր գործը, և անկարօս օդութեան Մարիամու, որոց կամ հրեշտակաց, և է սուուգիւ գեր ի վերոյ։ Հոգւոյն Արբոյ համար կ'ըսուփ թէ կը բարեկեսէ հաւտացելոց համար ի սիրոտ նոցա, Հասով. Ը. 26, երբ կը դնէ անոնց բերանը խօսք, և անոնց սիրոտ սուրբ Գաֆարներ, առանց որոց պիտի չկրնային գտնել շնորհք, և որ ին ըստ կամացն Աստուծոյ, և ընդունելի նմա Գրիսոսոսով։

Միսաք. Տես Ալեքսանդրավ։

Միտիլիմն, ին մայրաքաղաք Լեռոս կղզւոյ, հաւահտնիտ յարեւելից կողմն կղզւոյն, գէտ ի Փոքրն Ասիա։ Պօղոս հնա ի համար ի գործքն անունաց յըրուսաղէմ, Գործ. Ի. 19։ Այս կղզին կը կոչուի զարդիւ Միդելինյ, և աւերակք հին քաղաքին կան տակաւին մօտ ի կառարոյ։

Միւսիտ, գաւառ Փայտուն Ասից հրեւիսոյին արևմտեան ծայրը. ունի սահման ի հրեւիսոյ զՊրապուտիս, յարեւմտից զեկէտին ծավ, ի հարաւոյ, զի իւդիա, և յարեւեց ըզ իւթիւնիտ։ Պօղոս քարոզեց յառաջին ճանապարհորդութեան իւրում յԵւրոպա, Գործ. Ժ. 7, 8։

Միքա, ո՞ն յերկրէն Եփրեմոյ ի ժամանակն դատաւորաց, սակաւ ինչ յետոյ քան զիեսու։ Միքա գողցաւ իւր մօրէն հազար հարիւր սիկոյ արծաթամբյ, և հաճութեամբ նօրս պատրաստեց այս սուակով յատակ պաշտօնատեղի և զտակիր գործածելի ի պաշտօնան Եհովսյի, և վարձեց Ղետացի մը իրեմ քահանայ։ Նախանինամութիւնը իւտիանեց անոր կուազաշութիւնը, և Դանիի ցեղէն խումբ մը մարդիկ առին անոր քահանան և ինչ որ պատրաստած էր պաշտօնան համար, Գտա. Ժ. 18։

Միքայել: Տես Հրեշտակապետ։ Միքիա, 1. եօթներորդն ի գործ մարդարէս, Մօրսացի, կամ ի Մուրեստաց, գիւղ մօտ յԵլեթերսպուին, յարեմուտտա Հրեշտականի։ Միքիա մարդարէցաւ առ Յօվաթամաւ, առ Աքազաւ և առ Եզեկիաւ, թագաւորք Յուգայ, իրը յիւսուն տարի, եթէ բոս ոմանց հաշուենք, գրեթէ ի սկզբանէ թագաւորութեանն Յօվաթամանը մինչև Եզեկիաւ, յերջին տարին, 750-698 նախ քան զի՞ր։ Միքիա եր գրեթէ ժամանակակից Խոսյեայ, և ուրկը ուրկը գրեթէ բառ առ բառ նյուն է ընդ Խոսյեայ։ Տես Բ. 2, և Միքի. Դ. 1. դարձեալ Ես. Խո. 15, և Միքի. Դ. 13. Անոր անշողդողդ հաւատարմութիւնը եղաւ իրեւ վահան Երեմայի իրեւ դար մի յետոյ, Երեմ. Խօ. 18, 19. Միք. Գ. 12. Միքիայի ոնն է բարձր և սոստիկ, յաճախ զարտուղարէթեամբէ կամ զեղչմարք։ Նիւթ մարդարէութեան նորա են մեղք և պատուհաս իսրոյելի և Յուգայ, աւելումն Սամարական օրէն է, իրեւ Տիմին ամէն յաւոյ վառաւոր և օրհնեալ պատուհասի թշնամեաց նոցա։ Միքիա կը մարդարէանայ ըզդալուս Մեսիայի, որոյ “Ելքը ի հնուց՝ յաւիտենական օրէն է,” իրեւ Տիմին ամէն յաւոյ վառաւոր և օրհնեալ պատուհասի թշնամոր։ Այ յիշէ Յուգայի Բնեթէչէնթ իրեւ Ազգի ուր պիտի ծնաներ Քրիչն ի հնուց։ Միքի. Ե. 2, 3. Հրեայք այսպէս կը հասկնային պայ մարդարէութիւնը, Մատթ. Բ. 6. Յով. Ե. 41, 42.

2. Իշխան Յուգայ որ եղեւ գործակից և օգնական Յօվատփատու ի կրթել և ի բարեկարգել Յուգայի ժողովուրդը, Բ. Մնաց. Ժ. 7-9.

3. Մանուկ իշխան յարբունի Յօվակիսայ. իմացուց թագաւորին Յօրը Տըրդատկաններուն Երեմիայի մարդարէական սպաւնալիքը, Երեմ. Խօ. 11-13.

4. Հաւատարիմ և աներկիւզ մարդարէ, զոր հարցուց Աքայար ազգայ իսրայէլի ի ինդրոյ Յօվափատու զելից պատերազմին ընդդէմ Ասորաց։ Միքիա դրուեցաւ բանտը սպասել ելից պատերազմին, որ կատարուե-

ցաւ բոտ կանխառացութեան Միքիայի, և Միքիա արձակուեցաւ հաւանականապէս, Գ. Թագ. Լ. Բ. 8-38. Աքայարու գնացքն պայ գէպքին մէջ կը ցուցնէ մեզաւորաց զարմանալի յիմորութիւնն ընդդէմ լուսոյ։

Միքիա, մարդարէուրիւմ։ Տես Միքիա։

Միքիաարիչ, բարեկիսոս, ուսուցիչ կամ քաջալերիչ։ Այս վերադիրը կը ուրուի մեր Փրկչին։ “Հօրը քով բարեկիսոս ունինք Յիսուս Քրիստոս արդարը.” Ա Յով. Բ. 1. Բայց յաճախագյուն ևս կը հշանակէ զնոպին Սուրբը, “ուրիշ Միքիթարիչ”, որ պիտի յաջորդէր Քրիստոսի, Երեմ. մեծ օրն ուութիւն իսոսացեալ Քրիստոնէական եկեղեցւոյ, Յով. Ժ. 16, 17, 26. Ժ. 16. Ղ. ուկ. իդ. 49. Գործ. Ա. 4. Միքիթարիչ բառը ճշդիւ չի յայսաներ զպաշտօն Հոգւցն Արքու, որ ոչ միայն պիտի միքիթարէր, ոյլիկ պիտի օգնէր և առաջնորդէր տառքելոց, ինչպէս ըրած էր Քրիստոս։ Առաքեալք կատարուած տեսան իսոսատումը որ կած էր անսոց Ա Միքիթարին օգնեց անսոց երր կոչուեցան ժողովներու առջև, առաջնորդեց անսոց գրիութեան գործին վերարերեալ ամէն ճշմարտութեան մէջ, յեշեցուց անսոց ինչ որ խօսուծ և գործած էր Քրիստոս, և յայսանեց անսոց գալու բաները։ Անոր գալըստեան գիպեցան յաղթական նշանէ շնորհաց, և Քրիստոսի ազգը բանեց Սուրբ Հոգին։ Եկեղեցին է տակաւին ընդ անակութեամբ Միքիթարին, և ինքն Միքիթարիչը, առակաւին կը յանդիմանէ զայխարհ վասն մեզաց, վասն արդարութեան և վասն հանգերձեալ գատասատանին։

Միքրուրիւն է խորհուրդ ուուրը որով մարդիկ կընդունուին իրեւ անդամէ Քրիստոնէական եկեղեցւոյ։ Միքրուրիւնը կը մատակարարուի յանունն Հօր և Որդւոյ և Հոգւցն Արքոյ, և է Երեկելի և հրապարակաւ գաւանութիւնն հաւատաց ի Քրիստոս և ի Քրիութիւնն նորա, կենդանի միութեան ընդ նմա, յանձն առնոց կեալ նոր կենօք ըստ պատուիրանաց և ի ծառայութեան նորա, և ակնկալութեան մասնակցելոյ վառաց

նորա և յաւիտենական անմահութեան : Մկրտութիւնը նկատուելոց չէ ամենեին իրրե վերստին ծնողնդթէպէտ նշանակ է վերստին ծնընդեան : Մկրտութիւնը հաստատուեցաւ Գրիտոսոի եկեղեցւոյն մէջ ի նմին իսկ ի Գրիտոսուէ և յառաքելոց նորա , և բոլոր հետեւղդ նոցա զարաին հաստարել զայն մինչև ի վախճան ժամանակաց : Ձըսյ կիրառութեան պատճառք այս իրբիգեան մէջ են ջոյն մարդու բնութիւնը և արարողութիւնը հին անեենութեան ուր “ջուր և արիւն , կին յաստուածուստ կարգեալ նշանը բարյացիան նորոգման և բաւութեան :

Մկրտութիւն “Հոգւով Արրօվ և Հրով” , Մատթ . Գ . 11 . Ղ . ու կ . Գ . 16 . Գրիտոսո կը խօսի այս համարներուն մէջ յարենյ և յարդի վրայ , պայսինք անոնց վրայ որ պիտի ընդունին զնա , և անոնց վրայ որ պիտի մերժէին զնա : Առաջին կարգինները պիտի զայելին տառատութեամբ զուռումն և զմիթ արութիւն Հոգւոյն Արրօյ . բայց նյոյն Հոգին “յարդը պիտի պյուէ անշէջ հրով” , Հատեր “Հուր” , բաւը կ’առանուն հոս ընդարձակագյն մազք , պայսինք մարքելու նշանակութեամբ , Գրիտոսի մարքելուն իւր մազգովուրդք ջնջելով ամբարյալութիւնն անոնց մէջէն , և որրելով զնոսա ի մեզոց՝ արկանելով զնոսա ընդ պատճուհանւուք իրատու : “Անիկա հալցնազին կրակին պէս պիտի ըլլայ” :

Մղոն : Մշն բառն , առ Մատթէի , Ե . 41 , առաւած է փոխանակ մղոնի Հոպվմայեցւոց , որ էր ութ ասպարեզ , 1,000 քայլ , պայսինքն իրը 1,614 եարտա , մինչ Անդդիտիկան մղոնն է 1,760 եարտա :

Մթաս , հշիռ և գումար արծաթոյ , և կը գործածուի ի Հին կտակարանի , Գ . Թագ . Ժ . 17 . Եղր . Բ . 69 . Նէեմ . Ե . 71 , փոխանակ իրրայեցերէն Մանե բառին զոր տես , և ի Նոր կտակարանի փոխանակ Ատտիկական Միթա բառին , որ էր հաւասար հասարմի , կամ իրը շրկատանք թակիրի :

Մնասան , ժշտուիլ , կիպրացի , “հին աշակերտ , առ որում բնակեցաւ Պօղոս յԵրուաղէմ , Գործ . ԽԱ . 16 .

Մնացորդաց Գիրք , անուն երկու պատմական գրոց Հնայ կտակարանին : Հեղինակ նոցա ծանօթ չէ , թէպէտ ընդհանուր կարծիքը կ’ընծայէ զնոսա իջրառոյ , 457 նու բան զի՞ր . ի գրեն զայս մատեան , հեղինակը գործածած կը թուի ոչ մրցյան Սուրբ Գրոց Հնագյն մասերը , ոչին ուրիշ շատ հասարակոց գրաւուներ , որ ոյժմ կարուած են , Բ Մնաց . Թ . 29 . Ժ . 11 . Ի . 34 : Առաջին գիրքն է բովածականութիւն որրազն զատմութեան , հանգերձ ազգահամարիք , ի ոկզրանէ աշխարհի մինչև յամանի Դաւիթի : Երկրորդ գիրքն է պատմութիւն թագաւորաց Յուգոյ , առանց պատմութեան թագաւորաց Խորյովէլ , ի սկզբանի թագաւորութեանն Սոզոմոնի միոյն , մինչև ի գարձ գիրքներուն ի բարեկամ : Սովոնին կը տարրերի ի գրոց թագաւորաց , որ ունին Յուգոյի և Խորյովէլ թագաւորիներուն պատմութիւնը մեռնագամայն : Հատ տեղ ուր մինեայն թագաւորի պատմութիւնը կը յիշաւի , Մնացորդաց զատմութիւնը գրեթէ օրինակուած է թագաւորաց գիրքէն . ուրիշ առզեր՝ մինչ կը ծառայէ իրեւ յաւելուած միոյն : Մնացորդք անանը , զոր ի օթիանաւունը տառած են այս գիրքին , կը ցույնէ թէ մնացած կամ թոզուած գիրքաց յիշատակութիւնն է այս գիրքը : Այս երկու գիրքը կը խօսին մանաւանդ եկեղեցական իրաց վրայ . քան զիիր թագաւորաց ընդարձակագյն կը խօսին հասարակոց պաշտաման և արարողութեանց վրայ , և մանր կը պատմն հաւաթի պատրաստութիւններն ի շինուած տաճարին , և զինութիւնն նորա և զնաւակատին ի ձեռն Սոզոմոնի . միւս թագաւորաց պատմութիւնի ևս լի են անոնց կրօնական գործերուն և զգացմանց յիշատակութեամբք , Ա Մնաց . Ժ . 8-11 . Խ . 16-19 , և պյուռ : Մնացորդաց գիրքերը կարգացուելու են ի միտոնին մինչյան բամանակի վրայ . Որ իօսին թէ թագաւորք և թէ Մնացորդք . հորկան կը լրւաւորին զիրար , և կը կազմն անդհիտա և իրատական

պատմութիւն, որ կը ցուցնէ թէ կրօնքն է գլխաւոր ազգիւր ազգային բրդուածնակաց, իսկ ամբողջութիւնն աղեափ, Առաք. Ժ. 34. Անացորդաց գոց մանր պարագաներն արժանի են ուշագրութեան, ոյնու զի կը վերաբերին ապագայ թագաւորութեան գրիստոսի. Արևացորդաց մասեանց կը բովանդակին երր 3,500 տարուան պատմութիւն:

Մօգեր, անուն որ Մարաց և Պարսից մէջ կը տրուէր քուրմերու, իմաստաց, գիլխոսիայից և առին նրանեաց, գրուան, որ առւած էին զիրներ բարյակուն և ինական գիտութիւն, մանաւանդ առաեղացիշխութիւն և բժշկականութիւն սորցիւու: Մօգերը միայն կը կատարէին կրօնական արարողութիւններ, և կը պնդէին թէ կրնոյին հողորդել մարդոց գաղտնի բաներ, ապառնի գէպք և աստուածոց կամքը. Տես Մաքք: Եւ սրովհետեւ այս պատճառաւ մնձ պատիւ և ազգեցութիւն ունէին, թշլ տուելու եր նոցա մասնել յարըունիս թագաւորաց իրու և իորհուրդ տալ նոցա: Կ'եթային նաև զօրաց հետ ի պատերազմ, և պյուղէ կարեսը կը համարուէին ազգք և կարծիք նոցա, որ որեկցէ գործի չըր ձեռնարկուեր առանց հաճութեան և հաւանութեան նոցա: Ամին նման գոտ մը մարդիկ կոյին և ի Բարելոն, Անդիպաս, յԱրարեա և յայլ աեզիս: Դանիելի գիրըը կը ցուցնէ թէ ո՞րշափ մեծուրս էին մոզք ի Բարելոն: Դանիել կարգեցաւ կերակացու այս իմաստնոց, բայց նախանձ նոցա զիմաստութեան դանիելի և առելութիւն նոցա դանիելի կրօնքին գէմ, ինչպէս նաև բանք զօրս տան նոցա իսուել եացի, Գ. Խ. 13, 14, և Դանիել, Բ. 9, 27. կը ցուցնեն թէ, իրրե գառ կամ ջոկ, անման էին նպաս ճշմարիս իմաստութեան:

Այսպէս չէին անսնիք որ եկան “արքելքէն” ոզօննել և պաշտել զմանուէն Յիսուս, Մատթ. Բ. 1-12. Գերութիւնն Հրեթից յայնկայս Եփրամաց տարածած էր ընդ բոլոր որեկուն ճըշմարտին Առուծած ծանօթութիւնը. և այս գիլխոսիայք և աստեղագետք,

և ինդրեն զիմաստութիւն, տեղեկացած և հաւատացած էին մարդարքութեանց որ զՄեռիսյէն, և առաւտօնութեանց առաջնորդութեալ եկան անոր ի Բեթէչէմ: Տես Այս մագերով հեթանոս աշխարհին գիտութիւնը և գիլխոսիայութիւնը յայտնեց իւր հպատակութիւնն յարս Փրկչին: Տես և Սաղմ. Հբ. 10, 11. Ե. Կ. 1-3:

Մօգուրիւմ, ըստ Սուբր Գրոց ամէն տեսակ սնապաշտ արարողութիւնք մնուց, կախարդաց, գիշաց, մեալյահմայից, գիւթաց, հմայողաց, աստեղագիտաց, գուշչաց, երացանից, հարցկաց, քաւգէից, այլ լովին հանդերձ, զորս ի կիր արկանել արգելեալ էր յօրինաց Առուծած թէ յօդուա և թէ ի կոս մարդկան: Մահու պատով արգելեալ էր նաև հարցանել զգիւթու և զշմայս, Ղետ. Ժթ. 31. Ի. 6:

Մոխիք: Խորդով և մոխրով պաշխարել, կամ նստել ի մօխիք, էր արտաքին նշան զզջմոն և պաշակի վասն մեղաց, և կամ արտմութեան ի ձափորդութիւնու: Այսպէս ըրտ Յոր, Բ. 8, և բազումք ի Հրեթից մնձ երկիւզիք մը ժամանակ, Եսթ. Դ. 3. նոյնպէս նինուելի թագաւորը, Յով. Գ. 6: Կարմիր երիջը մնիկը կը գործածուեր օրինակոն մաքրութեան համար, Թու. Ժթ.



Մաղես, Ղետ. Ժթ. 30, ազգ ինչ զեանց: Մարմին է իր վեց մաս

Երկայն . ուսուըներն ունին իւրաքան-
չիւր հինգ մատան , որոյ երկուքն ,
իրրե բոյթ մատուեցիք , կը կենան հա-
գեղ միւս երկիք . աշուըները կը դա-
նան ետ և առաջ՝ մին զատ ի միւ-
սոյն : Կ'ուտաէ ճանմեր , զար կը բանէ
երկոյնելով իւր երկայն մածնող բե-
զուն : կրնոյ ըստ կամոց ուռուցա-
նել զինքն օդով , կրնոյ իւր ոսկորո-
կան գոյներ որ է գորչ , փոխել ի կո-
նաչ , կապուտակ , նաև ուե , եթէ
ոյն : Կ'ուտաէ ճանմեր , զար կը բանէ
զայրացած է :



Մողեք , Յոտուոր , գ Թադ . ԺԱ .
3. 7. Գործ . Ե . 43. Երեմ . Խթ . 4. Սո-
վոն . Ա . 5. անուն կուոց զոր կը պաշ-
ատին Ամանացիք : Նաև իսրայելա-
ցիք մասեին այս կուոց պաշտօնը , թէ
ի ճանապարհորդութեան իւրեանց
անապատան մէջ , և թէ Պաղեստին
մասելին եռքը , Դ Թադ . ԽԳ . 10. Ե-
զեկ . ի . 26. 31: Գլուխաւոր զոհք Մո-
ղեքոյ էին մարդուզնք , պայսինքն
ազայք որ կենդանւոյն կը նեատուէին
կոււքին հրաշէկ մեռաց մէջ : Տես
ինուվլմ : Բազգատէ Ղետ . ԺԲ . 21. Բ
Օր . ԺԲ . 31. Ալզմ . ՃՃ . 37, 38. Երեմ .
Ե . 31. ԺԹ . 2-6. ԱԲ . 35 : Այս հա-
մարներէն ամոն նայելով , Մողեք կը
թուրի լինել ուրիշ անոն Բահազուն ,
և կը գտնինք որ Փիւնիկեցիք , որոց
գլխաւոր առատաձն էր Բահազու , և
անոնց գաղթականները կարքեկոնա-
ցիք , կը պայսակին անոր անդրի պատ-
կերը նոյնպիս սոսկալի զոհերով ,
ինչպէս Հասվանյեցիք իրենց առաւա-
ծը կուռուս :

Մասոք , Սաղմ . Ճի . 5. Վեցերորդ
որդի Յարեմիթ , Խննդ . Ժ . 2. բնակե-
ցաւ մօս Դորազոյ յարեկելեան հիւ-
սիսային ծպիր Փոքուն Ասից , ի
Վերո , և կը կարծուի ի բազմոց թէ
Եր Հայր Մողբովաց , այսինքն բու-
ռոց : Մոռոք առաւտոր կ'ընէր Տիւ-
րոսի հետ մարդոց հօգիներու , և
պղնձէ ամաններու , Եզեկ . իի . 13 :
Մովկարացիք , սերունդ Մովմու-
որդույ Ղովայ , Խննդ . ԺԹ . 30-38 :
Մովմարացւոց երկիրն էր յարեկելց
հարաւոյ Մեռեալ ծովուն , և մա-
նաւանդ ի հարաւոյ գետոյն Աւանսի :
Սակայն ժամանակ մը կ'երթար մին-
չև Յարովիք , և բաւական ժամանակ
երկիրն յայնկոյս Յորդանանու ընդ-
դէմ երկեզի պահց Մովմու-
որդույ անունը , Թու . Իթ . 1 Բ Օր . Ա .
5. Իթ . 1. Յետ . ԺԳ . 32 : Մովմարոցիք
առած էին այն երկիրը Ծիմ հոշ-
ուած հսկայից ցեղէն , Բ Օր . Բ . 41 ,
և Աւանսի հիւսիսային կողմ երկրէն
եկող Ամնվանցիք առին զոյն ա-

նոնցմէ, թու. իլ. 13, 26. Դատ. ԺԱՆ. 13-18, և յետոյ Մովսէս առաւ պյն երկիրը և տուաւ ժառանգութիւն ցեղին Ռուբենի: Երբ իսրայելացիք մօնեցան Եղիպատոսէ, Մովսէսից վարուեցան մեծ անգիտութեամբ, թու. իր.-իդ. թ. Օր. թ. 8, 9, և թէպէս Աստուած չթողոց առնուլ անոնց կերկիրը, զրկեց սահոյն վնոս և զսերունք նոյց միջնէ առաներորդ ազգ իւր ժողովրդեան առանձին շնորհէն, թ. Օր. իդ. 3-6. Մովսէրացիք էին սատափի հռապաշտ, կը պաշտէին զբանափու և զինզըրեգովը պիզ արարողութիւններով, թու. իլ. և մարդազոհիւք, Դ. Թագ. Գ. 27. Տես Մովսք: Ժամանակ մը, ինչպէս յաւուր Հաւաթայ, եր խաղաղութիւն ի մէջ նոց և իսրայէլի, բայց ընդհանրապէս թշնամութիւն կար այս երկու ազգոց մէջ, ինչպէս առ Եղիոնաւ, Դատ. Գ. 12-30, առ Սաւուղիւ, Ա. Թագ. Ժ. 47, առ Դաւթիւ, Բ. Թագ. Ը. 2, 42, առ Յովհամաւ և Եթրովամաւ, Դ. Թագ. Գ. Ժ. 20. Ժ. 25: Մովսէրացիք օդնեցին նաբուզուգունոսորոյ ընդդէմ Հրէից, Դ. Թագ. Ի. Իդ. 2. Եղիւ. իլ. 6-11. և Հրէից գերի թթաւէին եաքը, թուի թէ առին նորէն իրենց հին երկիրն ի հիւսիսոյ Առանի, Ես. Ժ. 16: Հրէից մարգարէք շատ բողոքանալիք կ'ընեն Աստութայ և անոր ժողովրդեան այս վազեմի թշնամուաց գէմ, թու. Իդ. 17. Սաղմ. Կ. 8. ԶԳ. 6. Երեմ. իլ. 9-21. Իլ. Ամօվ. թ. 1-3. և բայր ճանապահորդք միաբար կը հաստատեն թէ կաստառաւ են այս մարգարէսւթիւնը: Ամայսութիւն և խաւար կը ծածկէն Մովսէրու լեռները, և անոր պողպարեր համբառնը են: Մովսէրացւց երկիրն է ընդ իշխանութեամբ Թթքաց, բայց ընակիչքն են զլիւաւրապէս թափառական Արարացիք, Սափոն. թ. 8, 9: Քիչ ճանապարհորդք համբառակեցան անցնիլ այս երկիրն վարգիս: Ա'ըսեն թէ կան հօն շատ աւերտիներ, ինչպէս նաև կործ անեալ շիրմեր, գուրեր, ջրհորներ, մէհեաներ, այլազքն հանգեր, որ կը ցուցնեն թէ երկիրն էր ժամանակաւ բազմաւարդ:

Մովսէտ: Տես Ելքադ: Մովսէս, անուն Հրէից հաշտկաւոր մարգարէին և օրէնսդրին որ տարաւ զանոնիք Եղիպատոսէ յերկիրն աւետեաց: Որովհէտեւ Եղիպատոսի իշխանուհի մը դրաւ այս անունը, անտարակոյս Եղիպատոսական բառ է, և Յափսիպոս կու տայ այս անունն ճըշմարիս ստուգաբանութիւնը, երկու Եղիպատոսական բառերէն, Մովսէ, Ըստ, և Ուսէ, գրետև: Հրեասք թէթիւ փոփոխութեամբ յարմարուցւցած են զայն իրենց լեզուին, ինչպէս ըրտծեն նաև ուրիշ օտար բառերու, կոչելով Մալի, Մալա բայէն որ կը հանափէ հանել: Տես Ել. թ. 10: Մովսէս ծնու իրը 1571 ին նորի քան զիթ: Էր սրբի Ամրամով և Յորաբերդի, Ա'ենոյ ցեղէն, կրտսեան եղայր Մարիամու և Ահաբոնի: Պատմութիւն Մովսիսի պյանչափ ընդարձակ է որ չներ կրնար հսու գնել, և հարիաւոր չէ, քանիզ արգէն ծանօթէ: Բաւական է գիտել միայն թէ Մովսիսի պատմութիւնը կը բաժնուի երկը ժամանակի, իւրոքանչիւրն քառասունամայ միջոց: Առաջին ժամանակի է ի մանկութենէ նորա, այսինքն գերու նեսուելին և հանուելով Փարաւանի գտաեր սրգեգիր ըլլալէն մինչեւ ի փախուստ նորա ի Մտղիամ: Այս միջոցին Մովսէս ապրեցաւ յարցունիս Փարաւանի, “Եղիպատացւց բայր իմտառութիւնովը վարժուեցաւ և զօրաւոր էր իր խոռքերովը և գործերովը, Գործ. կ. 22: Այս գովետը չէ առանց նշանակութեան: “Եղիպատացւց, և մանաւանդ անոնց քուրմբունիւն “իմտառութիւնը, անապեն երեկիլի էր յաշխարհի: Երկրորդ ժամանակ պատմութեան Մովսիսի էր ի փախուստնէն մինչեւ այսրէն դարձ նորա յԵղիպատ, Գործ. կ. 30. և բայր այս միջոցին կը թուի թէ Մովսէս ապրեցաւ ի Մագիստ, թերեւ այժմու Պէտուին շէիբերուն սփորութեանց համեմատ: Հօն ամուսնացաւ ընդ Անպիօրայ գոտեր իմաստունոյն և բարեկալուն Յաթորոյ, և ընդեւալ անապատական կենաց: Ինչ մեծ խորի ի մէջ այս և առաջին կենաց Մովսիսի, այսինքն ի մէջ արցունական շբս և իմաստութեան, և ի

մէջ պարզ վրահարնակ կենաց : Բայց և պյանդէս այս ճամբով պատրաստեց զնա Աստուած ըլլալ միջոց ապատւթեան խոզգրան իր կենաց երրորդ ժամանակին մէջ, որ կը սկսի յելլից Եգիպտոսէ և կերթայ մինչեւ ի մահ նորո Նաբրաւ լեռ : Այս միջոցին մէջ սրչափ գործ կատարեց Մօփէս իրրեւ անմիջական պաշտօնեայ բարձրելցն :

Մովիսի վարքը և անոր օրէնքը և Կարգեր կը մասուցանեն գեղեցիկ նիւթ Քրիստոնեայ պատմութիւնը դրչին, եթէ քանի հմտութէ համառութեան Սուրբ Գրոց : Օրէնք և Կարգք Մովիսի կը չնչեն ապատւթեան, մաքրութեան, իմաստութեան, արդարութեան և մարդասիրութեան ոգի, և մանաւանդ կատարեալ ոիրոյ, պատույ և հնազանգութեան առ Աստուած : Այն օրէնք և Կարգք որդես թէ մուշեցին Խորյելցոր բարքը, և փոխցին զնոսու ի լննելց Հոգին ազդ ժողովուրդ քաղաքարնակ և Հոգագործ : Այս ժողովրդեան և Աստուածաշունչին միջոցաւ, այս օրինաց և Կարգաց հաստատութիւնը տարածուեցաւ բոլոր աշխարհի վրայ, և շատ անգամ ուր գիրը չէր պահուեր, անոր ոգին կ'ընդուներ : Այս ոգին ընդունեցաւ նոր Անդիքա գաղթազ ժողովուրդը երբ կը դնէր իւր օրէնքը, և այս ժողովրդեան ճեռողք հաստատուեց կարգաց մէջ ինչ որ կայ արժանաւոր և յարգի երբայցի օրէնքոցին ազդեցութեան ընթացուելու է :


Ասուենց այս ժամային անունը կը յիշուի յաճախ ի մատենագիրս Յունաց և Լատինացւոց, յաճախադյն և ի գիրս Արյացաւոց և Հրեայ բարունաց : Բայց ինչ որ կ'ըսն ոգոս զՄօփիսէ՛ են մեծաւ մասումք անհիմ զըսցք, կամ ծերութն պատմելոցն ի Սուրբ Գիրս : ԶՄօփիս կը պատուեն մանաւանդ իրենց գրաւածներուն մէջ Հրեայք իրրեւ Հաշակաւրագոյն անձն, և իրրեւ հիմնագիր իրենց բոլոր օրինաց և Կարգաց : Հին և նոր կտակարնաց մէջ անթիւ աեղեր կը ցուցնեն թէ սրչափ բարձր կը համարին զնա սրբազն մատե-

նագիրը, Սաղմ. ՃԳ. 7. ՃԵ. 26. ՃԶ. 16. ԿԵ. ԿԳ. 12. Երեմ. ԺԵ. 1. Դամ. Թ. 11. Մատթ. Ը. 4. Յավհ. Ե. 45. Թ. 28. Գործ. Ե. 20. 37. Հովհմ. Ժ. 5. 19. Երբ. Գ. ԺԱ. 23:

ինչ որ գործեց և ուսոյց Մովիս, գործեց և ուսոյց իրրեւ պաշտօնեայ Բարձրելցն, բայց և պյանդէս յայսանի կը առեւ քան զայլ ամենայն մարդիկ հեղ, Թու. ԺԲ. 3: Բարեգայացութիւն, իսոնարհութիւն և երկոյնաբարձրութիւն նորա, իմաստավթիւն և ազգուութիւնն ի վարել զնողովուրդըն, անպակաս նախանձը և հաւատքն առ Աստուած, և առենաւրց Հայրենասիրաթիւնը նմանելու արժանի օրինակ են : Հաս բան զորմանակի օրինակ է Գրիստոսի ի բարս և ի վարս Մօփիսի, որ իրրեւ ազատիչ, վարիչ և առաջնորդ ժողովրդեան զոր կը կրէր իւր պատին վրայ, եղաւ անձնց բարեկոս, ոգնական, ուսուցիչ և սնուցիչ միշնել յերկիրն իսոսացեալ : Բոլոր կրօնական կարգք և ծէպ Մօփիս ունին նպատակ զՄօփիսոս, և իրը Մօփիս Երկու հազար տարի եռը, լեռն վայ մասաց անձամբ իւր հպատակութիւնը Մարգարեին զոր կանիւալ գուշակած էր, Բ Օր. ԺԲ. 13, 19. անուած "ան բարի լեռը ու Լիքանանը", Բ Օր. Գ. 25, և եղաւ խօսակից Փրկչին այն փառաւոր գործին վրայ, այսինքն մահուան զոր պիտի կտարեր Տէրը յԵրուսաղէմ, Ղուկ. Թ. 31 :

Մօփիս է հեղինակ հնդամանենին, այսինքն առաջին հինգ գրոց Հին կտակարանին : Այս գիրքերը գրելու ատեն հաւանականապէս օգնական ուներ իրեն զԱհարոն, որ ուզոր էր արձանագրել ժողովրդեան հանապազորեայ գործերը, ԵԼ. ԺԵ. 14. ԻՒ. 4. 7. ԼԴ. 27. Թու. ԼԳ. 1. 2. Բ Օր. ԱԼ. 24, և պալւր : Ինչ բնշ աւելցուած է ուրիշ ներշնչեալ ունեց մը ի վերջին գլուխ Բ Օրինաց : Մովիսի կ'ընդայսուի նաև իններորդ

Սաղմոսը, որոյ աղնիւ և եռանդուն
խօսքերը կառաւուն նոր ազդեցու-
թիւն, եթէ արգարե Առջեսո է որ
գրեց զայն մօտ ի վախճան պանդը-
առթեան իրոյ:




Մուկ, ի Սուրբ Գիրս կը նշա-
նակէ մահաւանդ վայրի մուկ,
բայց հաւանականապէս նաև
մկան այլեալլ անսակները, յո-
րոց ոմանք կ'ուտուեին: Առջ-
սէս, Ղ. Կա. ԺԱ. 29, կ'ըսէ թէ
անսուրը է մուկը, բայց և այն-
պէս երրեմ կ'ուտուեր. և Ե-
սայի, Լ. 9. 17, կը յանդիմանէ
զՀրեայս որ մուկ կ'ուտէին:
Արդի Արարացիք կ'ուտեն
երրեմ իւսւրդ և քարաթոշ
և յարրուկ: Մկունք մեծ զատ
սկսան տալ Փղշտացւոց ար-
աերուն, յետ որոյ Փղշտացիք
առին տապահակը, ուստի և
ստիպուեցան զրկել տապահա-
կը ոսկի մուկերով և թանչքի
ուռեցներով, Ա. Թագ. Լ.
6, 9, 11. Զ. 4, 5. Նաև հիմա
գայշտի մկունք շատ են այն
երկիրներուն մէջ: Տես Հա-
մար:

Մուն, երրորդ հարուած Եգիպ-
տասի, Ել. Բ. 16. Սաղմ. ՃԵ. 31.
Անասակար եզաւ մանաւանդ քրմաց,
որ տափուեցան վիրալ և լուանալ ի-
րենց մարմննը երեք օրն անդամ մը,
իրենց հետ անմաքուր բան մը շտա-
նելու համար մէհեանները: Մեկնիւնե-
րէն շատերը կը կարծեն թէ մուն էր
փորդիկ մժեղ որ շատ էր յեզիպ-
տոս:

Մուրքէ, Եսթերայ հօրեղրօրոր-
դին, որ ի մեծ պաշտօն և ի պատիւ
բարձրացաւ, յարքունիս Առուերոսի
թագաւորին: Տես Գիրք Սմթերայ:

Մրուր, է դիրա, կամ ինչ որ զըս-
ուելով կը նոտի գինուցին տակ: Եր-
կար ժամանակ միրոյ վլայ թողուած
ինին կը ստանայ գեղեցիկ գյոն և
համ: Ուստի այսպիսի գինիք կ'առ-
նուեին իրը քրինակ կամ նմանու-
թիւն ազգի, որ յետ երկար հան-
գըստեան և յաջողութեան, եղած
է հարուստ և զեղի, և ընկցմած է
ի յղութիւն մարմնոյ, Երեմ. ԽԲ.
11. Սոփան. Ա. 12: Տէրովը բարկու-
թեան բաժակին մրուրը քամել,
Սաղմ. ՀԵ. 8. ԵԱ. ՄԱ. 17, կը նշա-
նակէ մինչև իսպառ իմել, այսինքն
կը Առաւելոյ բարկութիւնն ա-
ռանց մեղմութեան և վախճանի:



Մրգիւն, միջատ փոքր, անուանի
վասն մըութեան և խնայողութեան
իրոյ, ընկերութեամբ տպրելուն և
ճարտարութեանն ի շինել զրոյն իւրի
Մրջնոյ տեսակներէն ոմանք արդարե
կը շինեն րդյուեր որ անսոնց մարմնոյն
մեռութեանը քով յամբուռ մեծ են,
այսինքն պյուսափ մեծ որ տասուերիսու-
մորդ կընայ բնակել անոնց մէջ: Այս
բայցներուն յարկէն անձրեւ չանց-
նիր, և ունին շատ մթերանոցներ,
որահներ, ճեմելիս, այլովքն հան-
դերձ, վերջապէս են գործ ճարտա-
րութեան և անդուլ աշխատանաց:
Մրջնունք մեծ փոյթ և խնամ կը առ-


նին իրենց ձագերուն, թէ մինչ գեռ ձու են և թէ յետ ոգեսրելոյ : Սպիտակ մրջիւնք են մեծ և շատ վասահար : Մը ջնոյ տեսակիներէն շատը կը ինդրեն մոնղէն և շաբարեղէն ուտելիք : Դեռ զանուած չէ մրջնոյ տեսակ որ համբարէ ցորեան ձեմուուան համար, քանզի մրջիւնք ձեմուուան եղանակին կը թմրին : Առողմնն, Առակ. Զ. 6, կը գովէ մրջիւնը, վասն չի երբ եղանակը կը թողու, կ'աշխատի անդադար և կ'ընդունի իւր աշխատութեան վարձքը . ուստի կը իրատէ զմեզ իմաստունը նշյն փութով աշխատիլ և շփակցունել ասիթը, Առակ. Լ. 24, 25 : Խոնարհագոյն կարգի անհառունք շատ կողմանէ իմաստագոյն են քան մեղաւոր մարդը, Յոր. ԺԲ. 7, 8 :



Մրտենի, ծառ գեղեցիկ մշտադալար և անուշահոտ, կը բուսնի ի վայրի Նւրոպայի բոլոր հարաւային, Ափրիկէն հրաժրապայի և Ասիյ բարեխան մասերը, մանաւանդ ի ծովեղերո : Տերեւք մրտենուոյն են առատ և պայծառապայն կանաչ . ձագիկներն սպիտակ, երբեմն թեթև կարմրագոյն, և օղկոյներն են ի չափ մանր ողուան, մանիշակագոյն կամ ճերմակ, անուշակ և համեմահամ, որպիսի է բոլոր տունկը : Արևելքի մէջ կը գործածուի իրեւ գեղ, և է արդարակ կազդուրիչ և օգտակար, Նւեմ. Բ. 15. Ես. ԽԱ. 19. ՆԵ. 13. Զաք. Ա. 8. 10. 11 :

Մօրիտ, բլուր յորց վերաց երուազեմի տաճարը շնուած էր, Բ

Մնաց. Գ. 1. Տես Երաւանակեմ : Մօրիտ կը թուի լինել սեղին ուր Արրահամ՝ պիտի զոհէր զիսահակ, Մնադ. ԻԲ. 1, 2, և ուր Դուռիթ բարեխօսեց իւր ժողովրդեան համար Ունայի կալին քով, Բ Թագ . ԻՒ. 16-25 :



Մօրուք : Հրեայք սակաւամազ և անօսր մօրուքը կը համարէին ազեղութիւն, մինչ երկայն, լի և թու մօրուքը կը համարուէր ազեղուագոյն զարդ, պատի և գեղեցկութիւն : Մարգու զատուցն և մեծարգութեան որպէս կայեանն էր մօրուքը :



ՄՕՐՈՒՔ ՅԵԳԻԳՅԱԿԱՆ ՆԱՄՐՈՒՅՑ
Խանիւ թշնամանել կամ արգեամբ անարդել մօրուքն էր գործ անարժան : ունել զմօրուաց յարդանաց ազյ ճեռամբ և համբուրել զոյն էր ցուցնել մեծ պատիւ և սեր, և թզլ տուեալ միայն մտերիմ բարեկամաց : Խանմ մեծ կը տարրուաց, Սազմ. ՃՂ. Գ. 2. Դաւ. Ժ. 3. Խոզույ, անինամ, փետել կամ փոքրել զմօրուս, եր նշյն մեծի արտանութեան, Եզր. Ք. 3. Իս. ԺԵ. 2. իրեմ. ԽԱ. 5. ԽԲ. 37. Խիկ վիրու զմօրուս էր նշյն նուառութեան և

արհամարհնանց : Հատերը յանձն կառնուին մեռիլ մահաւանդ քան այ թշնամանըը կրել : Այս կը մեկնէ Սուրբ Գրոց շատ տեղերը, զորօինակ Դաւթի ծառաներուն դրաւած ծառը թշնամանիքը, Բ Թագ. Ժ. 4-14, Նէեմիայի նախանձայզզ զույրացումը, Նէեմ. ԺԳ. 25, եղանակը զոր Դաւթի ընտրեց ցուցնելու համար իւր կեղծեալ իւլագարութիւնը, Ա Թագ. ԱԱ. 13, և Մեմփիրոսթէի ուուզը, Բ Թագ. Ժ. 21, Ցովարաց մեղմիանիքը, Բ Թագ. Խ. 9, և Թերեւ Ցուդայի, նաև շատ տեղեր ի մարդարէն, Ես. Է. 20. Ծ. 6. Եցիկ. Ե. 1-5. Տես Ածիւել :

8

Յարեր, Ընդուժութիւն, երիցադշնն, յերից որդոց Նշի, Մննդ. Թ. 23. Ժ. 21, ծնեալ հարիւր ամօք յառաջ քան զջրէնեղն : Թիրեւ Յապետոսն է զոր Ցունաց գէպերը կը յիշն իրեւ նախահայր Ցոյն ցեղին : Եօթն որդէր ոսրա, Մննդ. Ժ. 2-5. Ա Մնաց . Ա. 5, իրենց ուրնգով հանգերձ բանեցին Ասիոյ հիւսիսպին մասը, և մեծադպոյն մասն Եւրոպայի : Այս եօթանց իւրաքանչիւրին հաւանական տեղը ցուցը տէ անոնց անուններուն առէ : Ցեղայ ուրեմն Ցոյնը և Հանվճնեցիք նուանեցին հարաւային և արևմտեան Ասիոյ շատ տեղերն ըստ հանիստացութեան Նշի, Մննդ. Թ. 27 : Յարեթի ընդարձակութիւնը, կը տարածուի հիմա նաև Ամերիկայի վրա :

Յարեր, 1. Հզօր թագւուր առ Ցուոււր ի Հասու, Քանանու հիւսիսպին դին : Դաշնակցութիւնը զոր կազմեց Յարին զդէմ ունել Ցուոււր, ոչ այլ իմիք նպաստեց եթէ ոչ իսպառ կործանման նորա, Ցես. ԺԱ. 1450 ին նախ քան զիր :

2. Ուրիշ թագւուր Հասուաց, դար մի և կէն յետոյ : Այս Յարին բանացաւ Խորսիւլացւոց վայ իրը քուան տարի, մինչև Դերովդա և Բարսկ եւան իրեւ ազտափիք, Դատ. Դ. Մազմ. ԶԳ. 9 :

Յարեր, քաղաք կիոյ ցեղին Մանասէի յարեւելց Յորդանանու . ընդ-

հանրապէս կը հոչուի Յարին Գաղտյալու, քանիլի էր ընդհանրապէս Գաղտյալ կոչուած երկրին մէջ : Եւ սերիսու կը դնէ զայն իրը վեց մզն չեռու ի Պեղզայէ, գէոյ ի Գերասու : Խորսիւլացիք կողոպտեցին այ քաղաքը, վասն զի բնակիչները չկամեցան օգնել նացա ի պատճել զիենի ամբին նաև, Դատ. ԱԱ. 8-10 : Ցետամոնակաց պաշարուեցաւ Ամովլիացիներէն, և Սաւող վերցաց պաշտումը : Ի հորհակալութիւն այս ծառապութեան արք Յարիսու թափեցին Սաւողի և անոր որդւոց մարմնները Փաշտացւոց թշնամոնին, Ա Թագ. ԺԱ. 11-13 : Բ Թագ. Բ. 5 :

Յարմէ, յետոյ՝ Յամիիա, զարդի՞ն Յերնա, քաղաք Փղշապեցւոց առ Միջերկական ծովուն, իրը երկստառան մզն ի հարաւայ Ցոպոդէի : Հըրեայք ամին այս քաղաքը, Բ Մնաց. ԻԶ. 6 :

Յարակ, զարդի՞ն Զերգա, գետ մշտահոս որ թափի ի Յորդանան ի մրջոցի ճանապարհին որ ի մէջ ծովակին Գալիկեայի և Մեռեալ ծովուն, իրը երկսուն մզն հեռու երկաքանչիւրէն, յետ հոսերյ իրը վախտուն մզն ընդ արեւուտու : Ի վախտանինի բանցնի բարձր և անապատ երկրէ մը, ընդունելով իւր մէջ գետակ մը ի հիւսիսոյ, և ուրիշ գետակ մը՝ ի հարաւայ : Այս վերջին գետակը կը բաժնէր զԱմոնացիս Շիորայելէ, Յարոկայ արեւելեան մասը կը ցամաքի յամարան : Յարսկ, գէոյ յարեւուտու, կը հոսէ իոր ձսրակէ մը : Փանուէլ, ուր Յակոր հառւեցաւ հրեշտակին հետ, էր հուն Յարոկայ, Մննդ. ԼԲ. 22 : Այս գետը կը բաժնէր զերկիր Ուգդոյ յերկրէն Սեհոնի, Ցես. ԺԲ. 2, 5, և կանցնէր երկրէն որ յետոյ տրուեցաւ Գաղտյալ ցեղին :

Յազեր, Թու. ԱԱ. 32, քաղաք Ամովլիացւոց ի Գաղտյալ, յետ ժամանակաց եղան Ղետական քաղաք ի Գադ : Խոր հնգետասան մզն հեռու էր յետերունէ գէոյ ի հիւսիս, մաս ի գետ մի փոքր, Թու. ԼԲ. 1. Ցես. ԻԱ. 39. Ա Մնաց. ԻԶ. 31. Երեմ. ԻԲ. 32 :

Յակին, ակն պատուական գեղ-

նագոյն կարմիր կամ ի գոյն յակինթ-
ծաղկան, տեսլեամբ իրրե զոսկեակն
և զմեղեսիրէ. Եթէ կրակ ահսնէ, կը
կորոնցնէ գոյնը, և կը նմանի ադա-
մանդի, Յայտ. թ. 17. իլ. 20.

Յակոր, խորոշ, որդի խօսահակոյ
և երկուորեակ ընդ խօսայ: Որով-
հետեւ ի ծննդեան բանած էր եղրօրը
գարշապարէն, կոչուեցաւ Յակոր,
այսինքն հետամասու, այն որ իր գոյ
զինի և կը բանէ հակառակորդին
գարշապարէն, յափշտակող ուրիշ
տեղը, Ծննդ. իլ. 26: Յակորայ ոյս-
ուսէ իր եղրօրը գարշապարէն բանե-
լով աշխարհք գալը կանխառաց նշան
էր անոր ապագայ զարուց: Յակոր
էր հեղ և հանդարաս, հովուութեամբ
կապրէր: Խօսաւ աւելի խրօստ էր
և ցյարատ, և սրսամէր: Խօսահակ կը
սիրէր մանաւանդ զիսաւ, իր Ռե-
բեկա՝ զիսակոր: Յակոր իւր եղրօրը
բացակայութենէն և հօրը տկարու-
թենէն օգուտ քաղելով, յետ առ-
նայ անդրանիկութիւնը, սահպուեցաւ
փախչիլ ի Միջագետս զգուշանալու
համար եղրօրը վրէժինդրութենէն,
Ծննդ. իլ. 28: Ճամբան երեցաւ
Յակորայ Աստուծյ հրեշտակն յե-
րազիլ (տես Սամզում): և խոտացաւ
նմա Աստուծյ զաշտապանութիւնը,
և յոյսնեց Աստուծյ նպատակն որ
էր ժառանգել զուտակի նորա Քա-
նանանու երկիրը, և զգայուսու Մե-
սիպիի ի նմանէ, Ծննդ. իլ. 10, ևն:
Յակորայ յաջօրդ աարիները, զորս
կանուանէ Յակոր “Սակաւ և լի հե-
ծութեամբ”, անցան բազում ցա-
ւաք, բայց անոնց ամեննեն մէջ Աս-
տուծյ ինձամբը ի օգնութիւնը զա-
հեցին զիսակոր: Իւր վեցհարիւր մզոն
ճամբորդութեան մէջ ի Միջագետս,
և Լարտնու քով քսան տարուան
բազմուշխատ ծուռայութեան և զըր-
կանաց ատեն, Աստուծած միշտ յա-
ջողութիւն տուաւ Յակորայ, և ի
գարձին նորա յերկիրն խոսացեալ
գարձուց լարտնու և խօսայ թրշ-
նամուլքեան սգին ի քայլցրութիւն:
Քանանու սահմանին վայ Աստու-
ծյ հրեշտակներն հանդիպեցան Յա-
կորայ, և հրեշտակներուն Աստու-
ծը կռուեցաւ անոր հետ, օրհնեց
զնա, և առուաւ նմա պատուակն

անունն իսրոյէլ: Բայց ախօւր դե-
պաց պիտի հանդիպէր Յակոր: Մայրը
մեռած էր. անոր կանանց նախոնձը
դառնացաւց անոր կեանքը. ողպար,
Դինա, Հմաւան, Ղեկ և Ռուբէն,
լցին զնա ցաւով և ամօթավ. անոր
սիրելին Ռուբէլ և հայրն խօսհակ
բարձան մնչուամբ. Յափսեփայ կո-
րուուրը, զոր գազաններէ կեզկեան
կը կարձէր, մեծ ցաւ եղան Յակո-
րոյ, և ինիփամինի տարուիլն յե-
դիպտոս գրիթէ պիտի իջեցունէր ու-
լուոր ծերանին տրտմութեամբ ի գե-
րեզման: Բայց Յակորայ կենաց երե-
կոյն անցաւ հանդարա և պայծառ:
Իրրե տանուեօթը տարի վզյելեց
Յակոր անիբուզ և երջանիկ օրեր
յերկրին գեսեմ: Խւր մտհունն մօտ
ժողվնով իւր որդիքին օրհնելթիւն
տուաւ անոնց յանուն Ենսպայի: ա-
պագայ, յաջողութեան օրերը աեսաւ
հոգւց աչօք, մանաւանդ. Յուգայի
թոգաւորդիկան ցեղին երկայն գիծը,
իրրե ի գագաթ բարձրութեան հա-
սած ի փառաւոր թագաւորութեան
լեւովս: “Տեսաւ զպյն, և ուրախ
եղաւ.” Յետ սակաւուց յաւելուու-
աւ հարս իւր, և մարմին նորա
վմաւելով թազուեցաւ ամենայն
պատուութիւնը ըրբահամը շրիմը մօտ
ի փերան, նախ քան դիք. 1836-1689:
ի պատմութեան Յակորայ կը աե-
նենք անոր մեղաց պատմն աստու-
ծաւոտ, և անոր անդադար անութե
ի շորհս մինչեւ ի վախճան, Ծննդ.
իլ. Ն: Յակորայ անունը յիշուած
է ի նոր կոտակարանի, ցոյցնելու-
համոր Աստուծյ վերին իշեանու-
թիւնը և հաւատոյ զօրաթիւնը,
Հառվ. թ. 13. իրը. Ժ. 9, 21:

Յակորին աղբիւրը: Տես Սիւլքնմ:
Յակորս, և կոչեցեալ մեծ կամ
երեց, որոշուելու համար ի կրտսե-
րյն Յակորայ, էր մին յերկուառան
առափելց, եղբայր Յափհաննու ա-
ւետարանչի, և որդի Զերեդեսյ և
Սողմէի, Մատոթ. թ. 21. իլ. 56: Տես
և Մարկ. Ժ. 40: Յակորս, էր ի
բնեթայիցիոյ Գալիկեացւց, և Թոզ-
լով իւր աշխարհային արուեստը,
զնաց Քրիստոնի ետեւն, Մարկ. Ա.
19, 20: Մայր նորա Սողմէ էր մին
այն կանանց որ շատ անդամ ընկեր

էին Գրիստոսի անոր ուղղերութեանց մէջ, և օր մը ինդրեց որ իւր երկու սրդիքը նոտեին յաշմէ և ի ձախմէ Գրիստոսի յարցայութեան նորա, Մատթ. ի. 20-23.

Յակոբոս և Յափշաննէս ի սկզբան ձիմորպէ էին, հանդերձ հարը իւրեանց Զերեգեաւ, Մարկ. Ա. 19: Ասոնց ականատես եղան Գրիստոսի պլատէրպութեան, Մատթ. Ժի. 1, 2, և երբ Սամարտցիներէն ոմանք չուզցին բնդունել զնա, Յակոբոս և Յովհաննէս ինդրեցին Գրիստոսէ հուր ինցնել յերկնից և պրել բջնուա, Ղ.ուկ. Թ. 5: Այս պատճառու, կամ թերեւ անոնց նախանձուն և փութցին համար իրեւ պաշտօնեցը Գրիստոսի, որուեցաւ անոնց յեաց Բաներեցէս կամ Որդիք որուման անունը, Մարկ. Գ. 17: Պետրոսի պէս կը թուի թէ կը վայելէր և Յակոբոս մասնաւոր առանձին շնորհէ ի մէջ առաքելց, Մարկ. Ա. 29. Ե. 37. Թ. 2. Ժ. 3. Ղ. 33: Ղ.ուկ. Ը. 51: Յետ համարձանն Տեսան, որում ականատես եղաւ Յակոբոս, կը թուի մատցած, Խերուսացէմ, ուր ողանաւ Հրամանաւ Հերոդի, իրը յամի Տն. 41, իրեւ առաջին մարտիրոս ի մէջ առաքելց, Գործ. Ժի. 1, 2:

2. Ուրիշ առաքեալ, որդի Ալֆեսի, կամ կուտապայ, Մատթ. Ժ. 3. Մարկ. Գ. 18. Ղ.ուկ. Զ. 45: Ասոր մօր անունն էր Մարիամ, (3), Մատթ. ի. 56. Մարկ. Ժի. 40: Այս վերջին համարին մէջ կը կոչուի պյու Յակոբոս “պղտիկ”, “որոշուելու համար ի Յակոբոյ Զերեգեայ:

3. “Եղբայր Տեսան,” Գալ. Ա. 19, էր կամ հարազատ եղբայր Գրիստոսի իրեւ որդի Յափնեցոյ և Մարիաման, կամ, հայպէս շատերը կը կարծէն, քեռորդի Գրիստոսի, և նոյն ընդ Յակոբոյ Ալփեայ (2): Այս Յակոբոս նոտաւ Երուսաղէմ, Գործ. Ժի. 43, և կը կոչուի “Ալդար”, ի Յափնեպուէ, և կ'ըսուի թէ քարկոծուեցաւ իրը յամի Տն. 62: Յակոբոսի թուղթը կ'ընծայեն ոման անոնք որ զատ կը համարին զոտ ի Յակոբոյ կրտսերոյ: Յակոբոսի ազգականութեան ինդիրը տարակուելի է: Ա-

ւտարանք կրկին և կրկին կը յիշեն զՅակոբոս, զՑովուէ, զՑուգաւ և զԱնմանի իրեւ “Եղբայր”, Տեսան, և ասոնց հետ կը յիշեն նաև Տէրոջը “մայրը”, և “բայրը”, Մատթ. Ժի. 46: Ժ. Գ. 56: Մարկ. Գ. 31. Զ. 3. Ղ.ուկ. Ը. 19: Դարձեալ, աւետարանիչը յայտնապէս կ'որոշեն Գրիստոսի եղբայրներն առաքեալներէն, առաքելց մէջ յիշելով զՅակոբոսի կրտսեր և զՑուգաւ, Յովհ. Բ. 12. Ի. 3-10. Գործ. Ա. 13, 14, և այսպէս զօրաւար ապացցյաց կ'ընծայեն, ինչպէս ոմանք կը կարծէն, այս կարծեց թէ Յակոբոս Արդարն էր հարազատ եղբայր Տեսան:

Յակոբոսի թուղթը կը կարծուի ընդհանրապէս գրաւած յերուսաղէմի իրը յամի Տն. 61, Արդար կոչուած Յակոբոսէն, ուսկաւ ինչ յառաջքան զման նորա: Ուղղուած է գըլիւսարպէս Հըեայ հաւատացելոց, բայց անտարկայս բոլոր Գրիստոնէնցից օգուտ գործելու հապտական: Ուստի և կը կոչուի թուղթը ընդհանրական: Հասանգամ կարծուած է թէ պյու թուղթը կը սորվեցնէ հաւատայ և գործոց վարդապետութիւնն մը տարրեր յայնմանէ զոր կը սորվեցնէ Պօղոս ի թզթին իւրում առ Հավմայեցին: Բայց պյու երկու առաքելց ևս վարդապետութիւնն ըստ Հիման մրևնոյն է, միայն թէ Պօղոսի վարդապետութիւնն է գլխաւորապէս հաւատայ վկայ իրեւ միմայն Հիման բարի գործոց, իսկ Յակոբոսինը՝ գլխաւորապէս բարի գործոց վկայ, որ կը ծնանին ի ծնմարիտ հաւատայ: Ծաս Պօղոսի, ծնմարիտ հաւատաքը չի կընար նեալ առանց բարի գործոց, և ըստ Յակոբոսի՝ չի ըլլալ ծնմարտապէս բարի գործք որ չըմիրի ի ծնմարիտ հաւատայ:

Յայէլ, Եւնուշ, կին Քաբերայ կինեցւ: Սպանեց զԱխարտ, Քանահացցոց բանակին սպարապետը որ փախած էր ի վրանն Յայէլի, որ անառն ժամանակի մը համար կը գըանուել Յեղբայելի գաշտին արևմտեան առհմանագլուխը: Յայէլ օգուտ քաղելով պյու պատեհսւթենէն, մինչ Ախարտ կը քնանար, միեց մեծ ըն-

ւես մը կամ վրանին ցիցն ընտ քունս զգավարին, Դատ. Դ. 17-23։ Ալորա անապարկայոց յանցաւոր էր իսրայելացւոց դէմ անիրան պատերազմերով, թերեւս նաև մարդկացին ընկերութեան դէմ իւր սճիրներով։ Բաց առաջ, թերեւս վատանգ կար կենաց և պատուոյն Յայելի, թէ թողուր զԱխօսրա ողջ, կամ թերեւս երախտիկ հիւրընկաթութեան զորտեած էր իսրայելացիներէն՝ շարժեցին զնա խնդրել զիլէծ հարստահարութեան հիւրընկաթու ժաղվարեան, ընդ որում նաև էր համազգի և համարիմ։ Դիերովըսի երգը կը գովէ Յայելի գործն իրբե արդարե դիւցազնական, և իրբե յաստուածուստ պատուհաս որ, ինչպէս նաև Ախօսրայի զօրաց պարտութիւնը, շատ ծանր եղաւ անոր, մասնաւանգ զի սպանուեցաւ ձեւամբ կնոջ մարդյ, Դատ. Ե. 1, 24-27, 31։

Յայիր, ըստուծուլ, 1. առաջնորդ յառամն բասանու, հաւանականապէս յառաջ քան անցանեն Հրէից ըստ Յորդանան, նաև քան զիր. 1451 ին։ Քան և երեք քաղաքք մօտ յԱրդոր կոչեցան յանուն Յայիրայ Հաւոթ-Յայիր, զոր տես։
2. Ուժերորդն ի գատաւորու իսրայէլի, ի Գաղափար Մանասէի, նախ քան զիր. 1210 ին։ Ար թուր թէ այս Յայիր էր զաւակ և ժառանգ առաջնոյն, Դատ. Փ. 3-5։

Յայտնութիւն, 1. ծանուցանեն Աստուծոյ Երազով, տեսլեամբ, յափշտակութեամբ մոտաց կամ այլ ազգ, ճշմարտութիւններ զորո գտնել անհնար է մարդոյ առանց աստուծային օգնութեան, Պօլս, աֆնարկելով իւր տեսինները և յայտնութիւնն իր, թ կորնմ. Ժ. 1, 7, կը խօսի անոնց վրայ յերրորդ դէմ առհամեստութեան, և կ'ուէ թէ չի դիտեր մարմնով էր թէ առանց մարմնոյ, երբ այն յայտնութիւններն ընդունեցաւ։ Ուրիշ տեղ կ'ըստ թէ մասնաւոր յայտնութեամբ ընդունած էր իւր Աւետարանը, Գաղ. Ա. 12։

2. Կը նշանակի այն մասնաւոր աեսինները զըստ ունեցաւ Յայտնանէս առազեալ և աւետարանիւ ի Պատ-

մաս կզզւոյ, ուր պատուած էր հրամանաւ, Դումետիանոսի։ Յայտնութեան գիրքն ըստ աւեսակին կը վերաբերի ի կարգո Խորտութեան գրոց, և ունի սերտ յարարերութիւն ընդ մարդարէւութեանց Հին կտսակարանին, և մանաւանդ ընդ գրոց կերջին մարդարէից Եղեկինիւ, Զաքարեայ, և մասնաւորապէս՝ Դանիելի գրոց որ գրիթէ ամբողջ աեսիլ կամ օրինակ է։ Այս պարագան է որ կը գժուարացն Եպյանութեան Գրոց մեկնութիւնը, այնպէս որ մինչև ցարդ մեկնիչ մը կարող եղած չէ լիովին բանալ այս գրոց գաղտնիքը։ Յայտնութեան հիւրընակին գալով, Գրիգորանութեան գրեթէ բոլոր գորեր և աղաք եղեկցւութիւնն եղած է միշտ ի նպաստ Յովհաննու, մինչ կը աշակերտին Յիոնուսի։ Խոկթէ իւր գորուեցաւ այս գիրը, շառչ մեկնաց կը կարծէն գրաւած յետ կործանման Երուսաղեմի, իւր յամի Տի 96, մինչ այլք կը համարին գրեւած աւելի կանուխ։

Յայտնութեան գիրըն է հաստատութիւն այն մեծ խստաման թէ կիոջ զաւակը պիտի ջախճափէր օձին գլուխը։ Այս մարդարէւութեան ձեւերը և օրինակները գտաւած և ազգութեան, Գիրըը լի է մարդարէւական զանութեամբ, և ահեղ՝ այլուրանական և ելորդաւոր նշաններով։ Եօթն կնիք կը բացուին, եօթն փողք կը հնչէն, եօթն անօթք կը թափին։ Հզօր հակառակորդք և թշնամի զըրութիւնք, լի սիերիմ գառնութեամբ, և ահեղ՝ սիերիմ գառնութեամբ, մասնակի ընդգում գրիստոնէւութեան, ժամանակ մը կը չարչարեն եկեղեցին, ուսց վերջապէս կը լազմաւին և կը ջնջուին։ Երկինք մթանալով, ծագ եռովկերպ և երկիր սորեկուզ կը կուռին այն թշնամեաց դէմ, և զափանան այն երկայն կառւոց ոչ ո՛ւլինչ և եթէ ոչ ընդ հանուըր ծաւալումն իւզազութեան, ճշմարտութեան և արդարութեան։ Մինչ այս աւետարանը կը տեէ, ժամանակ ժամանակ գաղք գառարաննաց կ'երգեն գովեստ արարչին Աստուծոյ, և գրիստոփի գիրիչին և վարչին արեգեաց։ Այսպէս ամէն նիթերը բողոք կը համաց Յայտնութեան գրոց ընդհանուրը։

նպատակը, որ կու առյ անվրեպ յզյ և միթիթարութիւն։ Կաե լի է քրիստոնով, կը ցուցնէ անոր փառքն իրեւն Փրկչի և Վարչի, և կը նկարագրէ այն խորին և տիեզերական հպատակութիւնը և դովեստը զոր զենեալ Գառանուկը կը լնդունի յաւիտեան առաջի աթուայն։ Կամ մ Քրիստոս Առուուծ է, և Կամ ուրբեք և հրեշտակը՝ հռապաշա։

“Այս գիրքն ըստ արժանայն մեկնելու, կը նե նկատոն Եպիսկոպոս, “մեկ մարդու կամ մեկ դարս դործ չէ, և հաւանական չէ թէ յատակ պիտի հասկցուի Յայտնութեան զիրքը մինչեւ ամէն բան չկատարուի։”

Յայրօս, ըստորոշութեալ, իշխան ժողովանոցուն որ ի կափառանայուամ, նշանաւոր վասն հաւատոյն ի Քրիստոս։ Հի անդ դուստր նորա երկուանամեայ յարեաւ և բժշկուեցաւ ձեռամբ Փրկչին, Մարկ. Ե. 12. Պուկ. Բ. 41.

Յամես և Յամբրէս էին երկուք յերկելի մագուց Եղիպատոսի, որ մըրցեցան ընդ Ծովիսի և ընդ Աշարոնի, փորձելով գործել այն Տրայից նմանն զոր կը դործեր Մովկէս։ Տես Ել. Ի. 11, այլպէն հանդերձ։ Այս առունենիր չեն դանուիր Հին կտակարանին մէջ, այլ յաճախ կը յիշուին Ռարունեաց գիրքերուն մէջ, Բ Տիմ. Գ. 8.

Յասոն, բժիշկ, ազգական և ասպրնջական Պօղոսի ի Թեսաղղնիկէ, Անձամբ և ընչիւք միջմանւի եղաւ պատշաճանաւ առուեկալն ամբոխն, յարտ. Տն. 52, Դործ. Ժ. 5-10. Արթուրի թէ Յասոն Պօղոսի հետ գըտնացաւնակե ի կորնիթու հինգ տարի յետոյ, Հռովմ. Ժ. 21.

Յասախ, ակն պատուական պէտպէս գունով, զորօրինակ կանաչ, ծիրանի, պյուղքն հանդերձ, շատ անգամ լրթագյուն և գեղեցիկ կարմիր և գեղին գաւազաներով, Ել. Իր. 20. Յայտ. Դ. 3. Իլ. 11.

Յասաս, քաղաք ի հիւսիսային մասին Մովարու։ Մովես այս քաղաքին մօս զարկաւ զԱւհոն, Թու. Իլ. 23։ Յասաս էր յերկրին Ռուրենի, և էր քաղաք Ղետացւոց, Յես. Իլ. 36։ Եռոյեայ Ժ. 4, և Երեմիայի Խլ.

21 համարներուն մէջ կ'երեւ լնել դարձեալ ի ձեռա Մովարացւոց։

Յարկի Տես Տում։

Յարուրին, Քրիստոսի։ Հատմէ և կարեւոր է այս ի Քրիստոնեութեան, թէ իրեւ պատմութիւն, և թէ իրրե վարդապետութիւն։ թէ Քրիստոս յարութիւն առաւ, ապացուցեալ է, և Քրիստոսի իօսպերուն ծշմարութեան համար բոլոր ապացոյներուն պատին է, Ա կորնթ. Ժ. 14-18, և Քրիստոս առաջուց ըստաշատ անդամ։ Թշնամիք Քրիստոսի սուուղեցին ինամով թէ արդարէ մեռած էր Քրիստոս, և որպէս զի անկափած ըլլոցին, պահապաններ եւ դրին գերեզմանին։ Բայց և այնպէս Քրիստոս յարեաւ ի մեռելոց երեք օրէն, և մետասան անգամ, այս կայլ իդուածով երեցաւ բազմութեան վկայից, փարատեց Թերահաւատներուն երկրպայութիւնը, և յես քառասուն աւուրց համբարձաւ երկինք։ Քրիստոսի յարութիւնը շատ կարեւոր կը համարէին առաքեալք իրենց քարոզութիւններուն մէջ, Գործ. Ա. 22. Բ. 24-32. Դ. 33. Ժ. 40, 41։ Քրիստոսի յարութիւնը Քրիստոնէական գլորդապետութեան մէջ կը կնայ իրրե վէմ զօրութեան, և իրրե երաշխաւորութիւն թէ Աստուած ընդունած է Քրիստոսի քաւութեան պատարագը, թէ Քրիստոս յաղթանակաւ կատարած է փրկութեան գործը, և թէ կը փոխէ յանմահութիւն իւրա ժողովրդեան հոգին և մարմինը միանգամայն։ Քրիստոս թաղւեցաւ մեր մեղաց բեռան տակ, բայց յարեաւ իրրե ամենակարող արդարացնել և փրկել զնեզ։ Քրիստոսի մահը կը ցուցնէ անոր սիրոյն մեծութիւնը, իսկ յարութիւնը կը ցուցնէ թէ անոր սէրը հստաւ իւրնպատակին։

Մեռելոց յարութիւնը Կոր կտակարանին առանձին պարծանիքն է որ լը և կը կը յասնէ այս մեծ վարդապետութիւնը, զոր իմաստանայունիք ի հեթանոսաց կ'սւրանային և կը ծաղրէին, Գործ. Ժ. 32։ Կաե ի Հին կտակարանին կը գտնենք, թէ պէտոչ այնպէս յաճախ, մեռելոց յարութեան վարդապետութիւնը։ զորօրինային մասին Մովարու։ Մովես այս քաղաքին մօս զարկաւ զԱւհոն, Թու. Իլ. 23։ Յասաս էր յերկրին Ռուրենի, և էր քաղաք Ղետացւոց, Յես. Իլ. 36։ Եռոյեայ Ժ. 4, և Երեմիայի Խլ.

Նակ, Ես. Իջ. 19. Դան. ԺԲ. 2: Գրիստոսի ժամանակ Հրեհց աղդը, բաց ի Սագուկեցւոց, կ'ընդունէր մեռելց յարութեան վարդապետութիւնն իբրև զմին ի գիխաւոր մասանց հաւատոյ: Սագուկեցւոց մեռելց յարութիւնն ուրանալուն պատճառն այն էր որ ամբողջ մարդը, մարմինը և հսդին մանակամայն, կը համարէին կորուստալի ի մահուան: “Սագուկեցեց կ'ըսեն թէ յարութիւն չկայ, և ոչ հրեշտակ և ոչ ալ հսդին, զործ. Իդ. 8: Այս վարդապետութեան երկրարդ մասին, այսինքն թէ չկը հսդի, իբրև Սուրբ Գրոց հակառակ վարդապետութիւն, հերցուելով, բոլորովն կը խախտաւէր անոնց միւս վարդապետութիւնը թէ չետ յարութիւնն մեռելց, քանի, իթէ հսդին կրնայ ապրիլ յետ մահուան, յայտնի թէ Աստուած կրնայ տալ անոր ուրիշ մարմին մը: Այս էր Քրիստոսի փառար Սագուկեցւոց դէմ, և այսու հերցեց անոնց վարդապետութիւնը, Մատթ. ԻԲ. 31, 32. Մարկ. ԺԲ. 26, 27:

Քրիստոսի յարութիւնը յաճախ կը յէլաւէ ի նոր կտակարանի իբրև դրաւտկան և առհաւատելոյ յարութեան արդարոց որ անոր հետ միացեալ են հաւատով, Ա կորնթ. ԺԲ. 49. Ա թես. Դ. 14, իբրև իրենց գլխայն հետ: Քրիստոս է յարութիւն և կեանք, Յովհ. ԺԱ. 25: Արդարք “կը ննջեն ի Քրիստոս, և պիտի բերուին ի փառա անոր հետ, Ա թես. Դ. 13-17. Ե. 10. անոնց կեանքը՝ “պահուած է Աստուած քոյն Քրիստոսի հետ, Կող. Գ. 3, և որդիկեան Քրիստոս կենդանի է, իրենք ալ կենդանի պիտի ըլլան, Յովհ. ԺԲ. 19. Սուրբ Գեղեց կը սորգեցնէ թէ պիտի ըլլայ յարութիւն նուև շարերան: Բայց շարերը պիտի յաւանն ոչ փառաւորուելու Քրիստոսով, այլ գառուելու անկէ, և զրկուելու ի տանջան յաւիսենից, Դան. ԺԲ. 2. Յովհ. Ե. 28, 29 բարդատ քնիւ ի Ե. 31-46 Մատթէր, և Իդ. 15 Գործոց:

Քրիստոս իւր ժամանակն այս վարդապետութիւնը խճանքներուն ըստաւ: “Դուք մնլորած էք, որ ոչ գիրքերը գիտէք և ոչ Աստուածը զօ-

րութիւնը, ” Յարութիւնն ոքանէլիք է, և նա որ ամենազէտ և ամենազ կարող է: պիտի չթաղու որ ի գերելիք իւր նպատակը: Աստուած յօյշանած չէ մեզի հօգեսրեալ մարմար ճիշդ բնութիւնը և ոչ թէ յորում կը կայանայ անոր նոյնութիւնը երկրաւոր մարմարոյն հետ: Բայց այն մարմարն պիտի ըլլայ անապակն, Քրիստոսի փառաւորեալ մարմարոյն նման, Փիլ. Գ. 21, և պիտի ըլլայ հու ընկեր հոգւոյն որ կատարեալ եղած է ըստ նմանութեան Քրիստոսի:

Յաւան, չըրորդ որդի Յարեթի, Մննդ. Ժ. 2, 4: Այս անունը նոյն է Յաւնաց Յոն անուան հետ, ուստի կ'ըլլէ Յանիսի: Կը հետակի թէ Յաւան էր Խախահայը Յոնաց: Տես Յաւանտան:

Յափանակալորիւն մտաց: Յերազ զյ և յանրջց տարրեր զինակ, յարում զգայունք մարմար փակուած են, կամ անջատեալ մոքէն որ ըլլաղեալ է կամ ցնորիւք, ինչդեռ կ զառանցանո հիւանդութեան, և կամ ինչպէս ի հնումն, աստուածատուր յայտնութեամբք: Սուրբ Գրոց մէջ կը յիշուին այլամշտ օրինակը յափանակալութեան մոտաց, ինչդեռ Բազարանուն, Թու. ԻԲ. 4, 16. Գերուսին և Պօղոսին, Գործ. Ժ. 10. ԻԲ. 17. Բ կորնթ. ԺԲ. 1-4: Տես և Մննդ. Ժ. 21-24. ԺԲ. 12-21. Յոր. Դ. 13-21:

Յաքիմ, սորուածահասոր, անուն այլակողման պղնձի սեանի ի մուտատարարին Սողոմոնի, Գ Թագ. Է. 21: Յերսուացիք: Տես Քանանացցիք: Յերսուարէ, որդի և յանրորդ Սուուզի: Արեններ, ազգական և սովորապետ Սաւուզի, պյնպէս ըրաւ որ Յերսուաթէ ճանչցուեցաւ թագաւոր ի Մանոյիմ Խորայելի մեծագյու մասէն, մինչ Դաւիթթ թագաւորեց ի Քերբրոն Յուգայի վրայ: Յերսուաթէ քառասուն և չորս տարուան էր երբ թագաւորեց, և երկու ատրի թագաւորեց խաղաղութեամբ, յետայ բանուեցաւ Դաւիթթ դէմ երկար և անյաջող պատերազմի: Երբ Արեններ զայրանալով Յերսուաթեայ թողուց զնա, Յերսուաթէ ևս քան զետ ակարացաւ, և ի վախճանի սպանուե-

ցաւ, թ. Թագ. Բ. 8-11. Գ. Դ. Տես
և իսրապղ.

Յեզդիկա, օբրիք Աստուծոյ, անուն
զր ուսւաւ Նաթան մարդարէ Սո-
դումնիք ի ծննդեան նորա, թ. Թագ.
Ժ. 25.

Յեզդրել, դուսոր Եթրաազու
թագաւորին Տիւրոսի և Սիրոնի, և
կի՞ Աքաարու արքայի Խարյուելի,
Գ. Թագ. Ժ. 31. Յեզդրէլ բոլոր զօ-
րութեամբ ջանաց հաստատել կառ-
պաշտութիւնն ի Սամարիա, և ջնջել
զպաշտոն Աստուծոյ և անոր ծառա-
ներուն կեանքը: Արդիս իր կենաց
վասնգաւ ազատեց Հորիւր մարդա-
րէ: Յեզդրէլ կը պահէր չորս հա-
րիւր քուրմ Աստարտոյ, Երս մար-
դարէք Բահազու սպահաւեցան ի
կարմնզոս բանիւ Եղիսյի, Յեզդրէլ
ջանաց վրէժ ինդրել Եղիսյէ: Յետոյ
յափշտակեց Նարովթոյ այդին Ա-
քաարու համար ստերդ մութեամբ
և սպահաւթեամբ: Յեզդրէլայ Եղե-
րիք մահը, արժանաւոր պատիփ ա-
նոր արիւնահեղ կենացը, պատահե-
ցաւ, ըստ կանիսաացութեան Ե-
ղիսյի, անոր յանցանաց տեղեցն
մօս, Գ. Թագ. Ժ. 19. Ի. Ա. Դ. Թագ.
Թ. Յեզդրէլայ անունը եղաւ առակ,
և Ցովհաննեն կու տոյ այս անունը,
հաւանականապէս իր վերայի, կը-
նոջ մը որ էր Թիւտարի քաղքէն ա-
ռաքելցն ժամնակը, և ունէր Յե-
զդրէլայ ազգեցութիւնը, ըստու-
թիւնը, չարակամութիւնը և վասոա-
կարութիւնը, Յայտ. Բ. 20:

Յեզրայէլ, 1 անունի քաղաք Ի-
սպաքարոյ, Յես. Ժ. թ. 18, յարեւմտից
Բեթանայ, թ. Թագ. Դ. 4: Աքաար
ունէր հոս պալատ, և քաղաքը եղաւ
անուննի ի պատճառաւ Նարովթոյ
պյուջն զոր առաւ Աքաար. Գ. Թագ.
Ի. Ա. և գրիւսուն որ ինդրուե-
ցաւ Ա. Քաատորէ, Դ. Թագ. Թ. 10,
14-37. Ժ. 1-11: Յեզրայէլ կոչուեցաւ
Եսարեզա առ Մակարայեցուզք, և
է զարգիօ Աքաարացի գիւղ փար և
աւերակ, և կը կոչուի Ձերին, Գեղ-
րուայ լիքան Հիւսիսային արեւմտեան
ծայրը: Կը նայի բարձրէն Յեզրայէլի
մէջ դաշտին վրայ յարեւմւոտ, և
ըլլոց վրայ որ կը պատէն դաշտը,
իսկ յարեւմւ կըսէ Յեզրայէլ, Եղիս-
արմնզոս մինչև Յեզրայէլ, Եղիս-
արմնզոս մինչև Յեզրայէլ, Եղիս-

այդիլի ընդարձակ և պազարեր հսկ-
ուին վրայ, Յես. Ժ. թ. 16. Դատ. Զ.
63. Ուս. Ա. 5, որ յարեւմւ լից արեւմ-
եան հարաւայ կ'երթայ դեպի ի վար-
մէջ դաշտէն մինչև Յորդանան, ի
մէջ Գեղրուայ և Փարուն Հերմոնի:
Այս հովտին մէջ Ձերմնէն վար և
յարեւմւ նորա է յորդ “ազքիւրին
Յեզրայէլի”, որուն մօս կորեաւ Սա-
ւուզ, Ա. Թագ. Իթ. 1. Ա. Ա. 1:

2. Մէծ դաշտն որ ի մէջ Յեզրա-
յէլի և Աքաար: Աը կոչուի մերթ Մա-
կեդոնի հովտս, ի Մնաց. Լ. Ե. 22,
և մերթ “դաշտ կամ հովտ Յեզրա-
յէլի, յանուանէ երկուց քաղաքաց,
մին Մակեդոն, հովտին մէկ ծայրը,
և միւսն արեւմտեան մտօնն մէջ,
Յուդիթ. Ա. 8, Յեզրայէլ, որ յետոյ
կոչեցաւ Եսարեզոն: Այս գեղեցիկ
դաշտն, ի ձեւ Երկբանկեան, Միջեր-
կրիանէն սկսեալ կը բարձրանայ
ասկաւ: մինչև չորս հարիւր ոտք, և
է իրը Երկբանասն կամ չորկեատան
մըոն երկայն ի հիւսիսակազմնն
եօթնետասն միջն՝ յարեւմւ, և
քոան մզնոն ի հարաւայ արեւմտից:
Այս արեւմտեան մտօնն է հարթ իսկ
արեւմւնան աւելի անհարթ է, և
հուսէկ ուրեմն կը բաժնաւի, Գեղրու-
այ լիքամբ և փոքուն Հերմոնիւ, յե-
րից հովտսու իրեւու կամ Երկու մզն
լայն, որ Երթալով ի խոնարհ կը մի-
անան ընդ հովտին Յորդանոտու:
Այս Երկը հովտներէն միջնոնք, որ
վերը նկարագրուեցաւ, և բուն “հո-
վտն Յեզրայէլի” կիսունի հեղեղա-
րը կ'անցնի Յեզրայէլ դաշտէն: Ա-
ռաջ էր ջրարի և պազարեր յոյժ,
ըստ այժմ բանութեան և զրկանաց
ինրշակէն զարնուած, կը մտայ ան-
մշակ և անապատ: Մէծ ճամբաներն
անկան են, գիւղերը պակսած իս-
պայելի մէջ, Դատ. Ե. 6: Կան քա-
ռնի մը մանր գիւղեր, գիւթաւորապէս
բարձրաւանդակաց վրայ որ կը պա-
տէն հովտը: Առաւ հունձ զոր կու-
տոյ այժմ իսկ սակաւ մշակու-
թեամբ, կը ցուցնէ թէ կիսոյ այն
դաշտը դարձեալ լինել համբարա-
նոց Աիրեյ: Այս դաշտն մէջնէն,
կարմնզոս մինչև Յեզրայէլ, Եղիս-
արմնզոս մինչև Յեզրայէլ, Եղիս-

է նաև շատ անդամ ճակատատեղի
պատերազմաց : Հոս Շնութեցաւ Ախ-
սարայի զօրքը, Դատա . Դ. Հոս ինկաւ-
բովսիտ ի կուռին ընդդեմ Փարաւու-
սի Նէքաւովայ, Դ Թագ. ԼԻ. 29
Նշյալիկ Համայնքեցւոց վերջին ժա-
մանակները և առ Խաչակրաք հո-
տրութեցան ոչ սակաւ ճակատը . նա-
և մեր դարսուն մէջ, Թարսոք մօտ,
Հազար Տինդհարիւ Դաղաքից, ընդ
զօրքավարութեամբ Քլէպէրի, Կրեցի-
յարձակումն քսան և հինգ հազար
Թուռքերէ իրր կէս օր, մինչև օգ-
նութեան հառաւ հարուէոն :

ՅԵԿՐԱՎԵԼ, 4. Քաղաք ՑՈՒԴՈՒԲ, ՅԵԿՐԱՎԵԼ, 4. Քաղաք ՑՈՒԴՈՒԲ,

2. Անուն զոր տուաւ Ամասիա Ապառաժ Արարից մայրաքաղաքին, Դ. Թագ. Ժ. Տ. Տես Վեմ.

Յեկամն, երկրորդ սղի Աբրա-
համու ի Քետուրայ, Խաթահայր Սա-
քայեցւոց և Դեգանեանց Հարուա-
յին Աբրահիս, Ծննդ. ի. 1-3.

Յեկտան, որդի Նբերայ, և նովառ
ազգակից Երբայեցաց և ուրիշ Ան-
մական տօհներու, Մնակ. ժ. 25-30.
Ա. Մնաց. Ալ. 19-23: Կը հարծութ
թէ պյա Յեկտան է Գայիքան կամ
Եթքանն յորմէ Արարացի պատմիչք
սերեալ կը համարին արարացի աղ-
դը:

Յեսրիբենոր, հսկայ որ պիտի ըս-
պաններ զԴաւիթ ի կոռուի, ոյլ ըս-
պանաւ Ալբենոսյէ, Բ թագ. ԻԱ.՝
16, 17:

Յեսու, ՔՌԱՆ, 4. սրդի Նաւեայ,
անուանի զօրավար Խորայելացւոց և
յաջորդ Մովսիսի: Ի սկզբան կը կոչ-
ուէր Յօնէս, Թու. ԺԴ. 9, 17: Յեսու
անցուց զիտրայէլ Յորդանանին, ար-
քց Երկրին աւետաց, և յալքթե-
լով Գանձանացւոց, բաժնեց անոնց
Երկրին Խորայելի ցեղերուն: Առաջնա-
անգամ կը յիշաւի իրքե զօրավար
Խորայելացւոց Ընդդէմ Ամազեկայ ի
Ռափիթիմ, ԵԼ. ԺԵ. 8-16: Տես և
Թու. ԺԴ. 6: Երբ անցաւ Յորդա-
նանին, եր ութառն և չըրեգամեայ,
և յետ իրը քստն և վեց ամաց Կար-
գեցան իր պաշտօնին մ.ջ, և, յետ
դատելով զիտրայէլ, իւր կալուածին
տեղը, Թամբաթ-Հարթէ, մեռաւ
1426 ին նախ քան պիտ. Շետու իւր

կեանքը, որ անաբատ էր ըստ Սուրբ
Գրոց, վերջացուց արժանաւոր կեր-
պով, գումարելով ի Սիւքէմ վերջին
մեծ ժողովն ուր կոչեց բոլոր խոր-
յէլ, ուզդեց առ նոսա այս հաշ-
կաւոր ճառաց, և նորգեց զիւր ուժ-
ուն առ Աստուած: Խնչպէս կը աե-
նալի, Յետու մեծ հաւատարմու-
թեամբ ծառայեց Աստուծոյ: Այ-
քան զնա տեսաւ աւելի և աւելի մեծ
պահէնիթը, և անոր կենաց մէջ կը
տեսնալին շատ կէտել, որ մեծ ճառ-
նութիւն աւնին կենաց Աստուծոյ
զօրաց մեծագոյն Զօրավարին որ կը
տանի իւր ժողովուրդն ի ճշմարիտ
երկիրն աւետեաց:

Յեսուայ գիրը կը պարսնակէ բա-
լր Յեսուայ գործերուն պատճե-
թիւնը, և գրուած էր ի նմին խել
Յեսուայ կամ ընդ առաջնորդու-
թեամբ նորա, 1421 ին նախ քան-
դիր. ի Դ. գլխոյն 27 համբէն սկը-
սելով, նացեալ մասն յաւելուած
է պլշյ գրչի. բայց ըսլը գրուած
է ազդեցութեամբ Հոգւցին Արքը,
Բ Տիմ. Գ. 16.

2. Πράγματα Βασικές κεκτήσεις, ήτοι φωνές-
νομαδικές ζητήσεις ή ταράξεις ή σημεία ή
τελευτικές, ή γενικές αρθρώσεις ή συν-
βασιακές ή φύρουσιν χρήσιμες επωνύμιες
επωνυμίες ή ταπεινωμένες ή παραπο-
ρηματικές ή αποτυπωμένες ή αποχρω-
μένες, ή η θ. θ. 3. έ. 2. ή μεταβλητές
από ανθρώπους ή μεταβλητές από την άπο-
ψη των αρχέων ή μεταβλητές από την άπο-

Անգետ. Ա. 1. Բ. 2. Զաքը. թվ. 11-15։
Յեսուսն, բահասահեղծական ա-
նոն իսրայէլի, և հաւանականապէս
կ'ելլէ նըրպիցերէն ըրատէ մը որ կը
նշանակէ միւլ ուղղվ Այսուսէ կոչ-
ուած է Աստուծոյ ժողովուրդն իրեն
առարկայ արդարացնուցի միջն Աս-
տուծոյ որ “Յակովին վայ անօրէ-
նութիւն մը զիննեց”, Բ Օր. 1.Բ. 15.
Լ.Գ. 5, 26. Եօ. ԽԻ. 2. Թաւ. ԽԳ. 21։
Յեսուս, որդի Ովբեկոյ և Տայր
Դաւթի : Եր թռուն Հառությոյ Մ-
արացւոյ, և ապաւիննեցաւ Հառ-
թյոյ հայրենի երիտի, ի ՄԱզքը,
մինչ Նախանձուն Սաւուլը չարա: ար-
դի հաւածէր զորդի հօրա, զիաւուիթ,
Հառութ. Դ. 17. Ա Թագ. Ժ. Ճ. Ժ. Ճ.
12. ԽԻ. 3. Պատմ. Ա. 5:

Յերապիս, քաղաք Փափուկից, ոյս երկրին արկմտնեան առհմտնին վրայ, մօս ի խառնուն լիւկոս և ԱՇէանդր գետոց, և ոչ հետի ի կողուոյ և ի Լաւդիկեայ: Անուանի եր ջերմուկներուն պատճառաւ: Քրիստոնէական եկեղեցի մը կազմուեցաւ հօս կանուի ընդ հսկուութեամբ հաւատարիմ նողափրասոյ, կող. Դ. 12, 13. Այս քաղաքն հիմա աւերեալ է, բայց աւերակինքը կը ցուցինք առաքալին անոր հին պայծառութեան նշաններ: Այս նշաններն են երկը եկեղեցեաց մասորդները, թատրոն մը, կրիեւ մը և ոչ առկա շիրիմներ: Աղառամքին ողիստակ ճակար, յորոյ վերոյ շինուած էր քաղաքը, տուան է անոր պյժմուանունը Բամուգ գալէ, պյսինք Բամբակեայ բերդ:

Յերորատաղ, Բաղ դար Լուս Բահու, Դ. 31, 32. Տես Գեղեն:

Յերորվամ, 1. առաջին թագաւոր իսրայելի, Եփիմեան, որդի Նարատասոյ: Ի վերջ կոյս թագաւորութեան Սողոմոնի, և մինչ էր պաշտօնեայ նորա, Յերորվամ ապրուտամբ ելուզ Սողոմոնէ, սահպաւեցաւ փախչիլ յԵղիպասո: Ի մահաւան Սողոմոնի հրաւիրուեցաւ տասն ցեղերէն գալ և մատուցանել անհն ինդիրը Ռուրովամոյ: Ե երբ Ռուրովամ մերժեց անոնց ինչնիրը, Յերորվամ ապրուտամբ ցեղերէն ընարեցաւ թագաւոր, նոի քան զիր. 975 ին: Թագաւորեց քոն և երկու տարի: Իւր մէկ գործին պատճառաւ պարաւանագը կը յիշուի Յերորվամ ի Ասոր Գիրս, իրրե մեղանչել տուող իսրայել: Յերորվամոյ այս գործ էր Հաստատեն նորս սոկեղէն որթներ ի Բնեթէւ և ի Դան, որպէս զի ժողովուրդը երկրպագէւ այն որթներն և չերթար իրուստաղէմ: Թողով նաեւ Ահարոնի քահանոյական սերունդը, ժողովրդեան սուսրին մատէն ընտրեց քահանաներ: Այս անդամ բայց ազգու միջըցը, որ տեսեց առ յանորդք նորա, կը ցուցնէր տարութիւն միանդամոյն շարութիւն: Ոչ հրաշք, ոչ ազգարարութիւնը և ոչ տարածամ մահ որդւոյ նորա Արիոյ կը ցան զգաստացնել զԵրորվամ:

Յերորվամ իւր բոլոր օրերն անցուց Յարայի հետ պատերազմու, և յետ կարծ թագաւորութիւնն որդւոյ նորա նագարայ մարեցաւ այն ազգատամնը, գ թագ. ԺԲ.-ԺԴ. Ի. Բ Մ'նց. Ժ. 13.

2. Յերորվամ երկրորդ, երկբատառներորդ թագաւոր իսրայելի, որդի և աշորդ Յավասոյ, 825 ին նախ քան զիր, թագաւորեց քառասուն և մէկ տարի: Յաջողութեամբ յառատար առարար Ասորւց թէ Եմ պատերազմը զոր սկսած էր հայր Նորա, առաւ չամաթ և Դամասկոս և բարձաւանման: Բայց և այնպէս անոր երկար թագաւորութեան ժամանակ ծանրացաւ իսրայել մէգքը, վասն զի յաջողութեան յետ աւելցան նաև ցեղիստիւն, հարստահարութիւն և մոլութիւն: Եթե Յերորվամոյ սկսաւ արադ հյուալ թագաւորութիւնը, և ազգատոսնը կարեւա մէկ տարուան մէջ, Դ. թագ. ԺԴ. 23-29. ԺԻ. 8-12. Տես նաև ժամանակակից մարդարէները, մահաւանդ զլմովս և զիվատէ:

Յեփրայէ, Բոյզ, որդի Գաղատագու, էր գատաւոր իսրայելի և յանորդ Ցարիայի Յեփթայեայ պատմութիւնը գրուած է ի զիրս Դատաւորց ծԱ. ԺԲ.: Յեփթայեայ կենաց սրտառուշ գէպքն է նուիրել նորս իւր գուստորն իրեւ զոհ Ասաւծոյ ի կատարումն անխօնուրդ ուխտին: Թէ Յեփթայէի գուստը սառուգիւզհուեցաւ թէ ոչ, այս ինդրոյն վրայ գրուածները չենք կրնար յիշել հոս: Ալասպիսի ուխտի մը գէմ զզուանց ընակն է, սատի և շատ մէկնիշներ կը կարծեն թէ Յեփթայեայ սխտը չկատարուեցաւ նկարագրապէս, այլ միոյն ստիպուեցաւ աղ զիկը մատամուրի ցիեանս: Զիսրդ և իցէ, Ասորը Գրոց մէջ ըսուած չէ թէ հանց եղաւ Ասաւծոյ Յեփթայեայ սխտը: Պազոս զբեփթայէ կը յիշէ չին կտակարանին սրբոց հետ որ նշանաւոր եղան հաւատով, երբ. ԺԱ. 32:

Յեքրմիս: Տես Յավաքին:

ՅԵՎԵԼ, 1. որդի Անանեայ, մարդարէ, որ տարաւ պատգամ՝ յԱստուծոյ առ Բատասա, արքոյ Խորայելի, և յետ բազում ամաց, առ Յովսափատա, արքոյ Յուդայ, Գ Թագ. ԺԶ. 4-7. Բ Մնաց. ԺԹ. 1-3. Ի. 34.

2. Որդի Յօվսափատու և թոռն Նամեկուեայ, (աես Գ Թագ. ԺԹ. 16 և Դ Թագ. ԺԹ. 2) զրավար զօրտց Յօվսամայ: Յէու սպաննելով իւր տէրը յափշտակեց Խորայելի ամեռաց, 884 ին նախ քան զբր., և թագաւորեց երեսուն և ութ տարի: Տես անոր պատմութիւնը ի դիր Գ Թագաւորաց ԺԹ. 16, 17, և Դ Թագաւորաց ԺԹ. 10: Յէու կատարեց Աստուծոյ Խորհուրդը ջնջելով ամբարչուին Աքատառու ազգաւումը, և նախանձայւութեամբ կոսորելով Բահազու քուրմերը և Աքատառու ուրիշ բարեկամները: Բայց սիրտ Յէուու չէր ուղիղ ընդ Աստուծոյ: Ասորիք տիրեցին անոր երկիրներուն արևելեան ուահմանին, և անոր ցեղը ջնջուեցաւ շրու ազգ ետքը:

Յիւլ, ինդունէ Ե Ա-րու-ն, Բեթելացի, որ նորէն շինեց զերիկոն հակառակ ինիծիցին որ տառած էր իր հինդ հարիւր տարի առաջ, Յես. Զ. 26: Անէքքին կատարուիլը մահուամբ որդուց նորա կը ցուցնէ թէ անոր անուան նշանակութիւնը ճշմարիտ է, Գ Թագ. ԺԶ. 34:

Յիմար, այն որ իմաստութեամբ չի գործեր, այսինքն չի հնազանդիր աստուծամային ազգարարութեանց և պահանձմանց որոց հինդ է անհուն իմաստութիւն: Ուստի "յիմարը կը համարուի չար, աստուածատեանց և աստուածամռաց, Սազմ. ԺԴ. 1. Ա-սակ. ԺԹ. 1. Այսպէս յիմարութիւն կը գործածուի ժոխուակ անդամութեան, Բ Թագ. ԺԳ. 12, 13. Սազմ. ԼԲ. 5. յիմար կամ անմիտ ցանկութիւնք կը կաշուին չար ցանկութիւնք, պալմքն հանդերձ: Ենիմար բանք, յիմար ինդիրը են ունայն, անոտի, անօգոււ խօսք, Բ Տիմ. Բ. 23:

Յիսուս Քրիստոս, որդի Աստուծոյ, Օծեալ և Փրկի, աշխարհի: առաջին և գլխաւոր նիւթ մարդարէութեանց, յառաջադայն նկարեալ

օրինակօք և խօսացեալ ի Հին կատկարանի, ակնկալութիւն նահապեաց և ցանկալին նօցա, յոյ և Քրի-կութիւն հեթանոսաց և փառք, երջանկութիւն և միիթարութիւն Քրիստոնէից: Յիսուս անունը կը նշանակէ Երրոյեցերէն Փրկի: Ոչ ոչ երբէք կը եց այս անունն այնպէս յերափի և արժանի, և ոչ կատարեց իւ և լի այս բառին նշանակութիւնն ինչպէս Յիսուս Քրիստոս, որ կը դրէի ի մեղաց և ի գժոխոց, և սատցու վառն մեր զերիկին իւրով արեամբ: Այս անունը արուեցաւ Յիսուսի աստուածամային հրամանաւ, Մատթ. Ա. 21, իրեւ յատուկ անուն ի վա-զուց ցանկալի Փրկի, և զոր ըիւղը ըիւրոց յերկելոց յերկինց յաւետեան պիտի պաշտեն իրեւ իրեն մի մայն և ամենափառաւոր Աղասիչը:

Յիսուս էր հասարակ անուն Փրկի-չին, մինչ Քրիստոս որ կը նշանակէ Օծեալ, Մեօփի, էր անոր պաշտամին անունը: Երկու անուաննք ևս կը գործածուին ուրցյն ուրցյն յաւետարանս և ի թուզթու առաքելոց: Բայց Յիսուս ընդհանրապէս կը գործածուի մրցոյն յաւետարանս, որ անոր վարուց պատմութիւնն են, մինչ ի թուզթու որ կը խօսին անոր աստուածային ընսութեան և կենարար գործին վրայ, Յիսուս կը կուսի Քրիստոս, կամ Քրիստոս Յիսուս, կամ Տէր Յիսուս Քրիստոս: Տես Քրիստոս: Հս, Յիսուս անուան տակ, որ Փրկիին մարդկային անունն է, կը վսկելէ դնել անոր մարդկային ընսութեալ և երկրաւոր կինաց վիրաբերեալ պատմութիւնը: Յիսուսի ճշմարիտ և անթերի մարդկութիւնը, որ ունէր հոգի և մարմին մարդոյ միանգամբյն, կը անուանի անձնացը ուրիշ ի պատմութեան աւետարանին: Այս որ Աստուած է ի վերոյ ամենայինի, էր իսրայելցի կամ Հրեայ "ըստ մարմնոյ, Հասվմ. Բ. 5, և առաւ յիւր վերոյ մեր բոլոր ընսութիւնն առ ի լինել կատարեալ Փրկի: Իրեւ մարդ Յիսուս էր մարդոց թագաւորը: Զէ հնար նկարագրել բանիւ այն ընսութիւնը յօրում այնպիսի հաստատութիւն և հեղութիւն, այնպիսի մեծութիւն և խ-

նարհութիւն, այնպիսի եռանգ և հանդարաւոթիւն, այնպիսի իմաստութիւն և պարզութիւն, այնպիսի որբութիւն և գութ, այնպիսի արդարութիւն և սպառութիւն, այնպիսի մատրութիւն երկից և երկից հետ, այնպիսի ուր առ Առուտած և առ մարդիկ էին այնպէս համաձայն և հաւատարակշիռ։ Այն բնութեան մէջ չկար բան մը ոչ աւելի և ոչ պակաս։ Աշխարհ նրբէք յառաջ չըներաւ, և ոչ իսկ բմբանեց պյանդիսի բնութիւն մը, և անոր գեղեցիկ նկարն աւետարանաց մէջ ապացցից է այս վերջիններուն աստաւածային ծագման։ իր մը՝ զոր անհաւագ անգամ շնոր կը լուրանալ։ Մթէ ամէն գարու մարդկային ազգին բոլոր ցեղերն և բոլոր լեզուները գային ի մի վոյր տեսնել խաւեալ Փրկիչն պյանդէս ինչպէս է, և անոր հետ ի կիս բերկի աշխարհիս ազնուագոյն բարերարները, միենոյն ձայնը պիտի լուսէր ամենէն։ Փառաց ամէն պահ և գովեստի ամէն մրցանակ պիտի տրուեր Յիսուսի, որ միայն արժանիք է իր բնութեան կատարելու թեան համար, սիրոյն համար առ ազդ մարդկան, զոհերուն համար սրոց արաւ, և երախտեաց համար զորս ցուցուց։ Միշտ պիտի հռչակուի Յիսուսի փառագ իրրեկ բարեկամ մարդկան, իրրեկ Գառն զնեալ մեզի համար։

Ցիսու գիտասոսի գալուտեամբ եղաւ երկիրս միշտ փառաւոր ի վեր քան զայլ աշխարհս, և երկիրս պատմութեան մէջ քանչելագոյն գեղեց այն գալուստն է, Յիսուսի ծննդեան ժամանակը յիշատակաց արժանիք եղաւ Քրիստոնէական թօնականաւ, սրոց առաջին տարին կը պատասխանէ 753 րորդ տարւոյն շինութեան Հոռվմայ։ Ընդհանրապէս ընդունուած է սակայն, որ Փրկիչը ըլնած էր գեթ չորիւք ամօք յառաջ քան զամ Տ։ Ֆ., և իրր չորս հազար տարի յետոյ քան զտեղում Ադամոյ Յիսուս իրր երենամեռ սկսաւ իւր հրապարակաւ պաշտօնը և վարչից զայն, ըստ ընդհանուր կարծեաց, երկը ու կէս ատրի։ Յիսուսի նախնեաց համար տես Ազգարանութիւն։

Ցիսուսի վարը պատմուած է չորս աւետարաններուն մէջ որ գրուած են մասնաւոր ազդեցութեամբ Հոգւայն Արք։ Ոչ սակաւ ջանք եղան յաջողութեամբ կարգել աւետարաններուն պատմակարգութիւններն ըստ ժամանակաբրութեան, Բայց որպէս հետեւ և ոչ մին յաւետարանաց կը պատմէ գեղեցիր ժամանակին կարգաւ, շատ գեղեցիր կը մնան անորոշ ըստ կարգի ժամանակին, և այլեայլ աեղ կը դրուին վերցիչեալ գիտակարգութիւնն ընող հեղանակներէ։ Ոչ որ ի ոսցանէ սակայն եղաւ այնպէս յաջան պատմատութեան մէջ ինչպէս Յոսփինուն, ուստի կ'առանունք անոր պատուական գիրքէն որ կը կոչուի Համանձայնութիւն Աւետարանաց, հետեւեալ ցուցակն, ուր կը աեսնուին պյալոյլ գեղեց կննաց Փրկիչն կարգաւ և ըստ ժամանակին որ հաւատական կարծուած է։

ՄԱՍՆ Ա.

Դէզր Վերաբերեալք Եւնանեան են
ՅԱՅԱԽԻԹԵԱՆ ՅԻՍՈՒՍԻ

ԺԱՄԱՆԱԿ. ԱՌ ԷՅՇ ԷՅԵՒՐԱՆ և ԱՅ

Հըեշտակ կ'երեայ Զաքարիայի - Ե. Հովոսովին։

Հըեշտակ կ'երեայ Մարիամն - Նազրէին։

Մարիամ յայց ելանէ Եղիսաբեթի - Քուշտ գ Հըեսուսնի։

Մնանդ Յափշաննու Մկրտչի - Քուշտ գ Հըեսուսնի։

Հըեշտակ կ'երեայ Յօվոնիայ - Նազրէին։

Մհունդ Յիսուսի - Բնելիններ։

Հըեշտակ կ'երեայ Հովուաց - Մօր է Բնելիններ։

Թլիփատութիւն Յիսուսի և ընծայութեանորս ի տաճարն - Բնելիններ։ Երասողիմ։

Մոգք - Երասողիմ։ Բնելիններ։

Փախուստ յեղիպտաս։ Անագործունութիւն Հըերովդի։ Դարձ - Բնելիններ։ Եղիղոր։ Նազրէին։

Յիսուս երկստասանեալ կ'երթայ ի տօն Զատակին - Երասողիմ։

ՅԻՒ

ՄԱՍՆ Բ.

ՆԱԽՈՅՑՈՒՄ ԵՒ ՄՈՒՏ ԹՐԿՉԱՆ
Ի ՎԱՀԱՆ ԻՒՐ ՀԱԱՊԱՐԱԱԼ

ԺԱՄԱՆԱԿ. Ի՞ր և այ

Պաշտօն Յավհաննու Մկրտչի - Ան-
դադն . Գորդանան :

Մկրտութիւն Յիսուսի - Յորդանան :

Փոքրութիւն - Անողութ Հիւսուտանի :

Յառաջաբան աւետարտնին Յավհան-
նու :

Վկայութիւն Յավհաննու Մկրտչին
առ Յիսուս - Քեթանիս յայնուս Յոր-
դանան :

Յիսուս կը ստանայ աշակերտներ - Յոր-
դանան . Գոյիլու :

Հարստնիք ի կանա Գալիլեացւոց :

ՄԱՍՆ Գ.

ԳՐԻՍՈՍ ԱՌԱՋԻՆ ԶԱՑԻԿ , ԵՒ
ԳՈՐԾԻ ՆՈՐԱ ՈՐ ԶԿԱՌ՝ ՄԻԱՅԻՆ
ՅԵՐԿՈՐՐԴ ԶԱՑԻԿՆ

ԺԱՄԱՆԱԿ. Այ գ

Ի տօնի Զատկին Յիսուս առաջէն
գուրս կը հանէ վաճառզները - Ե-
րասաղիք :

Գրիսոտո կը խօսի ընդ Նեկոդիմոսի -
Երասաղիք :

Յիսուս կը նոսի ի Հրեատան և կը
մկրտէ :

Այլ վկայութիւն Յավհաննու Մը-
կրտչի :

Յիսուս կը մեկի երթալ ի Գալիլեա
յեռ բանաարկութեան Յավհան-
նու :

Յիսուս կը խօսի ընդ Ասմարացի կնոջ :
Բազումք ի Ասմարացւոց կը հաստ-
առն Յիսուսի - Այսուեմ կամ նե-
ղիք :

Յիսուս կը վարդապետէ հրապարա-
կաւ ի Գալիլեա :

Յիսուս միւսանդամ ի կանա , ուր
կը բժշկէ զորդի թագաւորազնին որ
հիւսնդ կը կափառանյում - կա-
նա Գոյիլուցու :

Յիսուս ի նաղարէթ . կը մերժուի
անտի , և կը հաստատէ իւր բնա-
կութիւն ի կափառանյում :

ՅԻՒ

Կոչումն Ախմանի Գեարոսի և Անդ-
րեայ , և Յակովոյ և Յավհաննու ,
Հանդերձ հրաշալի որով ձկոնց -
Մոռ է կոտոռնայում :

Բժշկութիւն գիւտահարին ի ժաղավը-
գանցիք - կոտոռնայում :

Յիսուս իւր աշտկերտներով կ'ելլէ ի
կափառանյումնայ և կը շրջի ընդ
Գալիլեա :

Բարսաք մը բժշկութիւնը - Գոյիլու :

Անդամանը ծին բժշկութիւնը - կո-
տոռնայում :

Կոչումն Մատթեոսի - կոտոռնայում :

ՄԱՍՆ Դ.

ԳՐԻՍՈՍ Կ'ՆՀԵ ԵՐԿՈՐՐԴ ԶԱՑԻԿ ,
ԵՒ ԳՈՐԾԻ ՆՈՐԱ ՈՐ ԶԿԱՌ
ՄԻԱՅԻՆ ՅԵՐԿՈՐՐԴ ԶԱՑԻԿՆ

ԺԱՄԱՆԱԿ. Այ դ

Աւազանն Բեթհեղպայ . Բժշկութիւն
անդամալուծին , և բանի Յիսուսի
որ զկնի - Երասաղիք :

Աշակերտք կը քաղեն հասկեր ի շա-
րաթու - ի ճանադրիք է Գոյիլու :
Բժշկութիւն գոսացեալ ձեռին ի Շա-
րաթու - Գոյիլու :

Յիսուս կու գոյ յեզր ծովուն Տե-
րերեայ , և բազմութիւնը կ'երթան
անոր ետեէն - Մոռ Գոյիլու :

Յիսուս կ'աւանձնանայ լւռ մը , և
կ'ընթրէ երկոտառանները . բողումք
կ'երթան անոր ետեէն - Մոռ է կո-
տոռնայում :

Լեռան քարոզը - Մոռ է կոտոռնայում :
Բժշկութիւն ծառայի հարիւրապե-
տին - կոտոռնայում :

Յարութիւն որդւոյ սյրուցին - Նոյնի :
Յավհաննէն Մկրտիչ բանեէն աշ-
կերտներ կը զրկէ առ Յիսուս -
Գոյիլու . կոտոռնայում :

Բանք Յիսուսի իւր մեծ որբին վըոյ
- կոտոռնայում :

Մինչեա ի ճաշու էր Յիսուս Փա-
րիսեցւոյ մը տօննը , կ'օծուի ինո՞յն
մը որ մեջաւոր էր - կոտոռնայում :

Յիսուս միւսանդամ կը շրջի ի Գա-
լիլեա հանդերձ երկոտառաննիւք :
Դիւտահար մը կը բժշկուի . Գոյիլու

և Փարիսեցիք կը հայհայեն - Գուլիս:

Դպիրը և Փարիսեցիք կը ինդրեն նշան : Քրիստոսի խոզքը - Գուլիս : Մատադյոյ ազգականը Յիսուսի անոր ճշմարիտ աշակերտներն են - Գուլիս :

Ի ճաշելն Փարիսեցւոյ մը տունը , Ցիսուս վոյ կը կարգոյ չեղդգէմ Փարիսեցւոց և այլոց - Գուլիս :

Յիսուս կը խօսի առ աշակերտո իւր և առ բազմութիւնն - Գուլիս :

Ազանութ ոմնոնց ի Գալիքացւոց : Առակ անտուղղ թղթանոյն - Գուլիս :

Առակ մերմանացարին - Մուկ Գուլիս . Տոր է կափառնայում :

Առակ որօնաց : Այլ առակք - Մոր է կափառնայում :

Յիսուս կը հրամայէ անցնել յայն կյա ծովուն : Դեպք ինչ : Մըրիկը կը դադրի - Մուկ Գուլիս :

Մըրիւ գիւահարք Գադարացւոց - Հորուսայն որեւէլու Եց ծովուն Գուլիս :

Պեկայ կոյունիքը - կափառնայում : Յայրոսի դասեր յարութիւնը : Տեսատես կինը - կափառնայում :

Երկու կոյոք կը բժշկուին , և իսուլ և համբ գէկ կը հանուի - կափառնայում :

Յիսուս գարձեալ կու գոյ ի Նազարէթ , և գարձեալ կը մերժուի : Յիսուս երրորդ անդամ կը շրջի ի Գալիկա : Երկուստանիք հրահանդ կ'ընդունին ի կը զրկուին - Գուլիս :

Հերովդէս կը համարի զիթուսու լինել Յովհաննէս Մըրտիւ , զոր սահաւ մի յառաջ գլխատած էր - Գուլիս . Բներեւ :

Մըրկուսանիք կը գառնան , և Ցիսուս կ'երթայ անձնց հետ յայն կոյս ծովուն : Հինգ հազարք կը կերակին - կափառնայում : Հիսուս - յն որեւէլու Եց ծովուն Գուլիս : Յիսուս կը քայէ ծովին վրայ - Մուկ Գուլիս : Գիւնեստքին :

Յիսուսի խօսք առ բազմութիւնն ի ժողովրդանոցին - ի կափառնայում :

ՍԱԱՆ Ե.

ՔՐԻՍՏՈՍ ԵՐՐՈՐԴ ԶԱՅՆԵՆ ՄԻՒՅԵՆ
ՎԵՐԺՄԱՆ ՄԵԽԱՌԻՄ ՆՈՐԱ Ի ԴԱՎԻԼԵՆ
Ի ՅՈՒՆ ԱՇԱԿԱՐԱՎԱՐԱԾ

ՃԱՄԱՆԱԿ. ԱԳԻՒ ՔԵ

Յիսուս կը ջատագովէ իւր աշակերտները վասն անլուայ ձեռքը ուտելոյ նոց : Փարիսեցական աւանդութիւններ - կափառնայում :

Փիւնիկ Ասորի կնոջ դուռար կը բժշկուի - Եւնէ Տերոսի և Աւտոնի :

Խուլին և համբ կը բժշկուի , նոյնպէս ուրիշ շատեր : Չորեկհազարը կը կերակին - Դիւսուոյն :

Փարիսեցիք և Սադու կեցիք գարձեալ նշան կը ինդրեն - Մ'որ է Մ'ուրուս : Յիսուս կը պատուիրէ աշակերտներուն զգուշանալ ի խմբոյ Փարիսեցւոց , այլովքն հանդերձ - Հիւժուայնիք արեւէլու Եց ծովուն Գուլիս Եայ :

Կոյր մը կը բժշկուի - Բենոյէրու (Յուլիս) :

Գետրոս և միւս աշակերտք գարձեալ կը գաւանին իրենց հաւաքնիք Քրիստոս - Եւնէ կեսորեւ Փիւնիուոյ :

Քրիստոս կը գուշակէ իւր մահը և յարութիւնը , և ինձն հետեւուներուն ապահոյ նեղութիւնը - Եւնէ կեսորեւ Փիւնիուոյ :

Այլաշկերպութիւն Տեառն : Բանք նորա սր զինի ընդ երից աշակերտաց - Եւնէ կեսորեւ Փիւնիուոյ : Բժշկութիւն գիւահարին զոր աշակերտք չկրցան բժշկել - Եւնէ կեսորեւ Փիւնիուոյ :

Յիսուս գարձեալ կը գուշակէ իր մահը և յարութիւնը - Գուլիս :

Հրաշիւք հայիթած գահեկան հարկին - կափառնայում :

Աշակերտք կը զինին թէ ո՛վ պիտի ըլլայ մեծ : Յիսուս կը իրատէ ի խոնահութիւն , յերկայնմատութիւն և յեղասրսիրութիւն - կափառնայում :

Յօթանասունիք կը հրահանգուին և կը զրկուին - կափառնայում :

Յիսուս կ'երթայ ի տօնն առաջաւարչարաց : Ա երջին անգամ մեկնել նորա ի Գալիլէէ : Դեպք ի Սամարիա :

Բորսուները կը որբուին - Սամարէտ :

ՄԱՍՆ Զ.

Յօն ՏԱՂԱՄԱՐԱՎԱՐԱԾ, ԵՒ ԳՈՐԾ ՈՐ
ԶԴՆԻ ՄԻՒԾԻ Ի ԴԱՎՈՒՍ ՅԵԱՐ Ի
ԽԵԹԱՆԱ, ՎԵՅ ԱԼՈՒՐՐ ՅԱԽԱԶ
ԴԱՆ ԶՉՈՐՐՈՐԴ ԶԱՑԻՆ

ԱԱՄԱՆԱԿ. ՎԵՐ ԱԳԻ, ՊԵՏԱ
ԳԱԼ ՀԵՇՆԵՐԵ

Ցիսուս ի տօնին առաջաւարահարաց :
Հրապարակաւ վարդապետութիւն
նորա - Երասուղիմ :

Ի շնութեան բանուած կինը - Երա-
սուղիմ :

ԱԱԼ վարդապետութիւն Տեառն հրա-
պարակաւ : Ցիսուս կը յանդիմնէ
Հրէից անհաւատութիւնը, և խոյ
կու տայ անձնց ձեռքեն - Երասու-
ղիմ :

Ցիսուս հրահանգ կու տայ օրինակա-
նի մը : Կը սահմանէ ընկերութիւնը : Բարի Սամարացւյն ա-
ռակը - Մու յերասուղիմ :

Ցիսուս ի տօն Մարթոյի և Մարե-
մայ - Բնիւանիւ :

Ցիսուս կը սորգեցնէ աշակերտաց թէ
ինչպէս պարա և ազօթել - Մու
յերասուղիմ :

Եօթանասունք կը դաւանան - Երա-
սուղիմ :

ՈՌ ի ծնէ ԿՄՐ՝ կը բժշկուի ի շարա-
թու : Բանի Տեառն որ յետ այս-
րիկ - Երասուղիմ :

Ցիսուս յերուսաղեմ ի տօնին նա-
ւականաց : Կ'երթայ, յայնիդյո
Յորդանանու - Երասուղիմ : Բնիւանի-
յանիս Յորդանու :

Յարութիւն Ղազարու - Բնիւանիւ :

Խրատ Կայիթափոյ ընդգէմ Ցիսուսի :
Ցիսուս իսյու կու տայ յերուսաղե-
մէ - Երասուղիմ : Էնիսյուի :

Բազմութիւնք կ'երթան զինի Ցիսուս-
սի յայնիդյո Յորդանանու : Բնիւա-
նի կութիւն անդամանց կնոջն ի շա-
րաթու - Հակոյն Յորդանու : Գերեա-
նու կ'երթայ դէպ յերուսաղեմ

ուսուցանելով ի ճանապարհին :
Խրատ կը արուի նման զգուշանալ
ի Հերովդէ - Գերեա :

Ցիսուս կը ճաշէ գլխաւոր Փարիսեց-
ւոյ մը տօնն ի շարաթու : Դէպէ
- Գերեա :

Ի՞նչ կը պահանջուի ճշմարիտ աշա-
կերաներէ - Գերեա :

ԱԱԿ կորուսեալ ոչխարին, այլովքն
հանդերձ : ԱԱԿ անառակ որդ-
ւոյն - Գերեա :

ԱԱԿ անիրաւ տնաեսին - Գերեա :
Փարիսեցիք կը յանդիմնուին : Ա-
ԱԱԿ մեծառան և Ղազարու - Գե-
րեա :

Ցիսուս կը պատուիրէ համբերու-
թիւն, հաւամք, խնարիսութիւն
- Գերեա :

Թէ յանկարծ պիտի ըլլոյ Քրիստոսի
գալուստը - Գերեա :

ԱԱԿներ . Թախանձող պյուին : Փա-
րիսեցին և մոքսաւորը - Գերեա :
Պատուելք յազագո արձակելց զին
- Գերեա :

Ցիսուս կ'ընդունի և կ'օրհնէ գոր
աղպյոք - Գերեա :

Հարուսաւ երիտասարդը : ԱԱԿ աշ-
խտողաց յայգւող - Գերեա :

Ցիսուս երրորդ անդամ կը գուշակէ
իւր մահը և յարութիւնը - Գերեա :

Յակոր և Յովիաննէս կը մատուցանեն
իրենց փառասէր ինդիրը - Գերեա :
Բնչկութիւն երկուց կուրաց մերձ
յերեավ :

ԱԱյցելութիւն առ ջորէս : ԱԱԿ
տան մնասուց - Երեւան :

Ցիսուս կու դայ ի Բնիւանիս վեց ա-
լուրը յառաջ քան զզասին - Բն-
իւանիս :

ՄԱՍՆ Է.

ՀՐԱՊԱԿԱՆ ՄՈՒՏՏ ԾԱՌՈՒՄ ԵՋՐՈՒ-
ՄԱԿՄ, ԵՒ ԳՈՐԾ ՆՈՐ ՈՐ ՃԱՎ
ՆԱԽ ԴԱՆ ԶՉՈՐՐՈՐԴ ԶԱՑԻՆ

ԱԱՄԱՆԱԿ. ՎԲԷ ՕՐ

Ցիսուս հանգիսի կը մտնէ յերու-
սաղեմ - Բնիւանիս, Երեւանիմ :

ԱԱԿուսզ թզնին : Ցիսուս տաճա-
րէն կ'արտուսէ վաճառզները և
գնազները - Բնիւանիս : Երեւանիմ :

ԱԱԿուսզ թզնին կը չորիայ - Ի ԻՇ
Բնիւանիս և Երեւանիմ :

Հըեայք կը հարցունեն Ցիսուսի թէ
որով իշխանութեամբ կ'ընէր : Եր-
կու որդաւոց առակը - Երեւանիմ :

Զար մշակներուն առակը - Երեւանիմ :

ՅԻՒ

Թագաւորի որդւոյն հարսանեաց աւ-
ռակը - Երասոսղիմ:

Փարիսեցւոց նեղաւոր հարցումք .
Հարկ տալ կայսեր - Երասոսղիմ:

Սադուկեցւոց խորամնկ հարցումք .
Յարութիւն մեռեցւոց - Երասոսղիմ:

Օքիական մը կը հարցնէ Յիսուսի Եր-
կառ մեծ պատուիրանք - Երասոսղիմ:

Գրիսոս ի՞նչպէս որդի և Դաւթի -
Երասոսղիմ:

Խրատ զուշութեան ընդդէմ չար
օրինակի գպրաց և Փարիսեցւոց -
Երասոսղիմ:

Վայք ընդդէմ գպրաց և Փարիսեց-
ւոց: Ողբ ի վերայ Երուսաղեմի -
Երասոսղիմ:

Այրուցն գրամը - Երասոսղիմ:

Ուսիր ի Յունաց կը խնդրեն աեսնել
զիսուս - Երասոսղիմ:

Բանք ի վերայ անհաւատութեան
Հրէից - Երասոսղիմ:

Յիսուս աաճարէն դուրս կլլիէն ետքը
կը դուշակէ անոր աւերը և իւր
աշակերտաց հայածումք - Երասո-
ղիմ: Լիուն Զինիւնեա:

Նշանք գալուտեան Քրիստոսի ի Կոր-
ծանել զտամարն, և տալ վար-
ձան ընկերհաշուսթեան Հրէից և
հրէական անտեսութեան - Լիուն
Զինիւնեա:

Ակնարկութիւն վերջին գալուտեան
Քրիստոսի յաւուր դատաստանին:

Խրատ արթուն կալց: Առաքք .
Տան կուտանք: Հինգ տաղանդք -
Լիուն Զինիւնեա:

Դատաստանի օրուան տեսարանը -
Լիուն Զինիւնեա:

Խշանք կը միաբանին սպանանել
զիսուս: Ծնթրիք ի Բնթանիա:
Մատնութիւն Յուդայի - Երաս-
ղիմ: Բնթանիա:

Պատրաստութիւն վասն զատկին -
Բնթանիա: Երասոսղիմ:

ՄԱՍՆ Ը.

ՋՐՐՈՐԴ ՋԱՑԻՆ. ՋՄՋԱՐԱՐ ՏԱՄԱՆ,
ԵՒ ԴԵԳՈ ՈՐ ԿԻՑ ԵՆ ԸՆԴ ՆՄ ՄԻՒՋԻ
Ի ՎԵՐ ՃՐԵՒԾ ՇԱՐԱՓՈՒՆ
ԺԱՄԱՆԱԿ. ԵՐԻՆ ՕՐ
Զատկական ընթրիք: Վէճ ի մէջ
Երկուատանից - Երասոսղիմ:

ՅԻՒ

Յիսուս կը լրւայ աշակերտաց սասւը-
ները - Երասոսղիմ:

Յիսուս կը ցուցնէ մասնից: Յօւդա
կը մեկնի - Երասոսղիմ:

Յիսուս կը գուշակէ Պետրոսի ան-
կումը, և Երկուատանից ցրուսմը
- Երասոսղիմ:

Տէրունական ընթրիքը - Երասոսղիմ:

Յիսուս կը միթթարէ իւր աշակերտ-
ները: Հոգին Սուլք կը խոստաց-
ուի - Երասոսղիմ:

Քրիստոս ճշմարիտ սրթ: Աշակերտ-
ներն ատելի պիտի ըլլան աշխար-
հի - Երասոսղիմ:

Հայածում կը գուշակուի: Միւսան-
դամ կը խոստացուի Հոգին Սուլքը:
Աղօթք յանուն Գրիստոոսի - Երա-
սողիմ:

Քրիստոսի վերջին ազօթքն աշակերտ-
ներուն հետ - Երասոսղիմ:

Մահու տագնապ ի Գեթիումանի -
Լիուն Զինիւնեա:

Յիսուս կը մատուի և կը բանուի -
Լիուն Զինիւնեա:

Յիսուս յանդիմն կողիափոյ: Պետ-
րոս երիցո կ'ուրանայ Տէրը - Երա-
սողիմ:

Յիսուս յանդիմն կողիափոյ և
Հրէից ժողովզն: Կ'ըսէ զանձնէ
թէ Քրիստոսն է, կը դատա-
պարտուի և կը ծազրուի - Երաս-
ղիմ:

Հրէից ժողովը կը զրկէ զիսուս առ-
Պիղատոս - Երասոսղիմ:

Յիսուս յանդիմն Հերովդի - Երա-
սողիմ:

Պիղատոս կը ջանայ արձակել զիս-
ուս: Հրեսոյք կը խնդրեն զիս-
արբառ - Երասոսղիմ:

Պիղատոս կը մատնէ զիսուս ի մահ: .
Յիսուս կը ծազկի և կը ծազի - Ե-
րասոսղիմ:

Պիղատոս դարձեալ կը ջանայ ար-
ձակել զիսուս - Երասոսղիմ:

Յօւդա կը զդշայ և կը կախէ զինք -
Երասոսղիմ:

Յիսուս կը տարուի ի խաչ հանուե-
լու - Երասոսղիմ:

Խաչելութիւնը - Երասոսղիմ:

Հրեսոյք կը ծազկեն զիսուս մինչ Եր
ի խաչն: Յիսուս կը ներէ զզջաց-
եալ աւազակին: Կը յանձնէ իւր
մայրը Յովհաննու - Երասոսղիմ:

ՄԱՍՆ 2.

ՅԵՆ ՅԱՂԱՄԱՐԱՀԱՐԱ, ԵՒ ԳՈՐԾԻ ՈՐ
ԶԿՆԻ ՄԽԱՅԻ Ի ԳԱՎՈՒՍ ՅՅԱՆԻ Ի
ԲԵԹԱՆԻԱ, ՎԵՅ ԱԽՈՒՐԻ ՅԱՆԱ
ԹԱՆ ԶՅՈՐՐՈՐԴ ԶԱՏԻԿՆ:

ԺԱՄԱՆԱԿ. ՎԵԿ աԳԻ, ՊԵՒԱ
ԳԻՆ ԵԽՈՒՆԻՒ—

Յիսուս ի տօնին տաղաւարահարաց :
Հրադարատկաւ վարդապետութիւն
նորա - Երաւանյիմ :
Ի շնութեան բանուած կինը - Երա-
սողիմ :
Ա. Ալ վարդապետութիւն Տեառն հրա-
դարակաւ : Յիսուս կը յանդիմանէ
Հրէից անհաւատութիւնը, և խզո
կու առյ անսնց ձեռքեն - Երասո-
ղիմ :

Յիսուս հրահանգ կու առյ օրինակա-
նի մը : Ալ ահմանէ ընկերութիւնը : Բարի Սամարաց-զյն ա-
ռակը - Մու յԵրաւանյիմ :

Յիսուս ի տան Մարթոյի և Մարե-
մայ - Բէթանիու :

Յիսուս կը ոսրվեցնէ աշտկերտաց թէ
ինչպէս զարաւ է ազօթել - Մու
յԵրաւանյիմ :

Եօթանասունք կը դառնան - Երասո-
ղիմ :

Ուն ի ծնէ կոյր՝ կը բժշկուի ի շարա-
թու : Բանկ Տեառն որ յեա այսո-
րիկ - Երասողիմ :

Յիսուս յԵրաւաղէմ ի տօնին նա-
ւակատեաց : Կ'երթաւ, յայնկոյս
Յօրդանանու - Երաւանյիմ : Բնիանէ
յանիս Յօրդանանու :

Յարութիւն՝ Պազարու - Բնիանիու :
Խրամ կայխափայ ընդգէմ Յիսուսի :
Յիսուս իսյ կու առյ յԵրաւաղե-
մէ - Երաւանյիմ : Եխոյիմ :

Բաղմութիւնք կ'երթան զինի Յիսուս-
ոի յայնկոյս Յօրդանանու : Բժժշ-
կութիւն անդամալզյծ կնոջն ի շա-
րաթու - Հակոբ Յօրդանանու : Պերեմ :

Յիսուս կ'երթայ դէու յԵրաւաղէմ
ուղուցանելավ ի ճանապարհին :
Խրամ կը տրուի նուն զգուշանաւ
ի Հերովդէ - Պերեմ :

Յիսուս կը ճաէ դիխուոր Փարիսեց-
ւոյ մը տունն ի շարաթու : Դէղք
- Պերեմ :

Ի՞նչ կը պահանջուի ճշմարիտ աշա-
կերաներէ - Պերեմ :

Աւակ կարուսեալ ոչխարին, ոյլովքն
հանգերձ : Աւակ անառակ որդ-
ւոյն - Պերեմ :

Աւակ անիրաւ տնտեսին - Պերեմ :
Փարիսեցիք կը յանդիմանուին : Ա-
ւակ մեծատան և Ղաղարու - Պե-
րեմ :

Յիսուս կը պատուիրէ համրերու-
թիւն, հաւառմք, խնարիսթիւն
- Պերեմ :

Թէ յանկարծ պիտի ըլլոյ Գրիտոսոփ
գալստոք - Պերեմ :

Աւակներ . Թախանձող պյորին : Փա-
րիսեցին և մաքսաւորը - Պերեմ :

Պատուէր յաղագո արձակելոյ զինն
- Պերեմ :

Յիսուս կ'ընդունի և կ'օրհնէ գոքը
ողջոյք - Պերեմ :

Հարուստ երիտասարդգը : Աւակ աշ-
խատողաց յայգւող - Պերեմ :

Յիսուս երրորդ անգամ կը գուշակէ
իւր մահը և յարութիւնը - Պերեմ :

Յակոր և Յովհաննէս կը մատուցաննն
իրենց փաւասէր խնդիրը - Պերեմ :

Բժշկութիւն երկուց կուրաց մերձ
յԵրկուզ :

Ալյցելութիւն առ ջորես : Աւակ
տան մնասուց - Երեւանի :

Յիսուս կու գոյ ի Բնիթանիա վեց ա-
ռուրը յառաջ քան զըստիկն - Բն-
իթանի :

ՄԱՍՆ Ե.

ՀՐԱՊԱՐԱՆԱ ՄՈՒՏԵ ՇԽՈՒՄԾ ԵԵՐՈՒ-
ՄԱԼԿՄ, ԵՒ ԳՈՐԾԻ ՆՈՐԱ ՈՐ ԶԿՆ
ՆԱԽ ԴԱՆ ԶՅՈՐՐՈՐԴ ԶԱՏԻԿՆ

ԺԱՄԱՆԱԿ. Հինգ օր

Յիսուս հանդիսիւ կը մանէ յԵրաւ-
աղէմ - Բնիթանիու, Երաւանյիմ :

Անպտուղ թզնին : Յիսուս տաճա-
րէն կ'արտաքսէ վաճառողները և
գնողները - Բնիթանի :

Անպտուղ թզնին կը չընծայ - Ի գլ
Բնիթանիու և Երաւանյիմ :

Հընայք կը հարցունն Յիսուսի թէ
որո՞վ իշխանաւթեամբ կ'ընէր, Եր-
կու որդուց առակը - Երաւանյիմ :
Զար մշակներուն առակը - Երաւանյիմ :

Թագաւորի որդուցն հարսանեաց ա-
ռակը - Երասոսդիմ:

Փարիսեցւոց նենդաւոր հարցումը.

Հարկ տալ կայսեր - Երասոսդիմ:

Աղավուկեցւոց խորածանկ հարցումը.

Ցարութիւն մեռեց - Երասոսդիմ:

Օքինուական մը կը հարցնէ Ցիոնուսի - Եր-

կու մեծ պատուիրանք - Երասոսդիմ:

Գրիսոսո ի՞նչպէս որդի է Դաւթի -

Երասոսդիմ:

Խրատ զգուշութեան ընդդէմ չար
օրինակի դպրաց և Փարիսեցւոց -

Երասոսդիմ:

Վայսք ընդդէմ դպրաց և Փարիսեց-
ւոց : Աղք ի վերայ Երուսաղեմի -

Երասոսդիմ:

Այրուցն դրամը - Երասոսդիմ:

Ոմննք ի Յունաց կը ինդքն տեսնել

զիթասո - Երասոսդիմ:

Բանք ի վերայ անհաւատութեան

Հրէից - Երասոսդիմ:

Ցիոնու տաճարէն դուրս ելլելէն ետքը
կը դուշակէ անոր աւերը և իւր

աշակերտոց հայտառմը - Երասո-

սուն : Լիուն Զիննէնաց :

Նանք դատուեան Քրիստոսի ի Կոր-
ծական տնտեսութեան - Լիուն

Զիննէնաց :

Ակնարկութիւն վերջին դալստեան
Քրիստոսի յաւուր դատաստանին :

Խրատ արթան կալյ : Առակք :

Տառն կուսանք : Հնինդ տաղանդք -

Լիուն Զիննէնաց :

Դատաստանի օրուան տեսարանը -

Լիուն Զիննէնաց :

Խշնանք կը միաբանին ոպանանել

զիթասո : Ընթրիք ի թեթանիս :

Մատնութիւն Յուդայի - Երասո-

սուն : Բեթանա :

Պատրաստութիւն վասն զատկին -

Բիթանի - Երասոսդիմ:

ՄԱՍՆ Ը.

ՋՈՐՋՈՐ ԶԱՏԻԿՆ. ԶԱՐԱՐԱՆԴ ՏԵԱՄՆ,

ԵՒ ԴԵՊՐ ՈՐ ԿԻՑ ԵՆ ԸՆԴ ՆՄԱ ՄԻՆՉԻ

Ի ՎԵՐ ՃՐԿԻՑ ՇԱՐԱՓՈՒՆ

ՃԱՐԱԱԿ. ԵՐԻ - ՕՐ

ԶԱՏԻԿԱՆ, ընթրիք : Վէճ ի մէջ
երկուատանից - Երասոսդիմ:

Ցիոնու կը լուսոյ աշակերտոց ստու-
ները - Երասոսդիմ:

Ցիոնու կը ցուցնէ մատնիչը : Յօւդա
կը մեկնի - Երասոսդիմ:

Ցիոնու կը գուշակէ Գետրսոփ ան-
կումը, և երկուատանից ցրուսմը
- Երասոսդիմ:

Տէրունական ընթրիքը - Երասոսդիմ:

Ցիոնու կը միթթարէ իւր աշակերտ-
ները : Հոգին Սաւրը կը խոստաց-
ուի - Երասոսդիմ:

Գրիսոսո ճշմարիտ որթ : Աշակերտ-
ներուն ատենի պիտի ըլլան աշխար-
հի - Երասոսդիմ:

Հալածուն կը գուշակուի : Միւսան-
դամ կը խոստացուի Հոգին Սաւրը :

Ալզօթք յանուն Գրիսոտոփի - Երա-
սունդիմ:

Գրիսոտոփ վերջին ազօթքն աշակերտ-
ներուն հետ - Երասոսդիմ:

Մահու տագնապ ի Գեթթեմանի -
Լիուն Զիննէնաց :

Ցիոնու կը մատնուի և կը բանուի -
Լիուն Զիննէնաց :

Ցիոնու յանդիման կայիհափոյ : Գետ-
րի զիթասուն կը պահանձնան կը գուշա-

կութուի : Հոգին ատենի կը ծաղրուի - Երասո-
սունդիմ:

Հրէից ժողովը կը զրկէ զիթասուս առ-
պիտոս - Երասոսդիմ:

Ցիոնու յանդիման Հերովդի - Երա-
սունդիմ:

Գիշատոս կը ջանայ արձակել զիթ-
ասու : Հրեայք կը ինդքն զիթա-

րաբրա - Երասոսդիմ:

Գիշատոս կը մատնէ զիթասու ի մահ :
Ցիոնու կը ձաղկի և կը ծաղրի - Ե-

րասունդիմ:

Գիշատոս դարձեալ կը ջանայ ար-
ձակել զիթասու - Երասոսդիմ:

Ցուգա կը զդջոյ և կը կախէ զինք -
Երասոսդիմ:

Ցիոնու կը տարուի ի խաչ հանուե-
լու - Երասոսդիմ:

Խաչելութիւնը - Երասոսդիմ:

Հրեայք կը ծաղրեն զիթասու մինչ եր
ի խաչին : Ցիոնու կը ներէ զդջաց-
եալ աւագակին : Ալ յանձնէն եւր
մայրը Յովհաննը - Երասոսդիմ:

Խաւար կը պատէ : Քրիստոս հոգին
կ'աւանդէ ի խաչին - Երուսաղեմ :
Տաճարին վարագոյր կը պատահ վե-
րառած ի վայր, և գերեզմանիք կը
բացուին : Հարիւրապատախի խօսքը :
Կանայք առ խաչին - Երուսաղեմ :
Յիսուս խաչին վար կ'առանուի : Թա-
զումն - Երուսաղեմ :
Պահապանիք առ գերեզմանին - Երու-
սաղեմ :

ՄԱՍՆ Թ.

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԳԻՒԾՈՒՆ, ԵՐԻԵԼ ՆՈՐԱ
ՌԱԶՄԻՒՆ, ԵՒ ԿԱՄՐԱՋՈՒՄՆ

Յարութեան առաւոտը - Երուսաղեմ :
Ալյոշելութիւն կանանց ի գերեզմանն :
Մարիամ Մագդաղենացի նորէն
կու գոյ գերեզմանը - Երուսաղեմ :
Տեսիլ Տրեշատկաց ի գերեզմանին -
Երուսաղեմ :
Կանայք կը դառնան քաղաքը : Յի-
սուս կը հանդիպի անոնց - Երու-
սաղեմ :
Գետրոս և Յովհաննէս կը վազեն գե-
րեզմանը - Երուսաղեմ :
Քրիստոս կ'երևնայ Մարիամու Մագ-
դաղենացոյ գերեզմանին մօտ - Ե-
րուսաղեմ :
Պահապանիք լրւը կու տան - Երուս-
աղեմ :

Քրիստոս կ'երևնայ Գետրոսի : Յիսոյ
երկու աշակերտաց ի ճանապարհին
որ յեմնաւս - Երուսաղեմ :
Յիսուս կ'երեկի աշակերտաց մէջ,
մինչ թովմաս ի բացեայ եր - Ե-
րուսաղեմ :

Յիսուս կ'երեկի աշակերտաց մէջ,
մինչ թովմաս ներկայ եր - Ե-
րուսաղեմ :
Առաքեայք կ'երթան ի Գալիեա : Յի-
սուս կ'երեկոյ անոնցմէն եօթանց
առ ծովուն Տիբերիայ - Գուլֆու :
Քրիստոս կ'երեկի Յակոբոյ, ապա բո-
լոր աշակերտաց - Երուսաղեմ :
Համբարձումն - Մօտ ի Բիթանչու :

Առառած իմաստութեամբ յայտ-
նած է մեզի Յիսուսի վարուց վերա-
բերեալ շատ բան, շատ բան ալ
ծածկած է : Հետաքրքրութիւն և
շերմեանդ սէր առ Քրիստոս ար-
գարե փափաքել կու տան զիտնալ

Յիսուսի վարուց վերաբերեալ շատ
բան զրոյց կը լուեն աւետարանք :
Որչափ աւելի հաւատոք կ'ընայութի
երբայշել աւանդութեանց, այնափ՝
աւելի կը կորուսի մարուր և հսկեար
աւետարանին զօրութիւնը : Տես նաև՝
Քիփառուսի վայ Մեսիա, Փրկիչ, և
ոսցին նման բառերը :

Յիսուս կամ Յեսուս անոնցոյ ա-
նուն չէր Հըկէց մէջ : Յեսուս կը կոչ-
ուէր հայր Եղիմասոյ մոդի, Գործ .
Ժ. 6, և Յուստոս, գործակից և
բարեկամ Պօլոսի, Կողմ. Դ. 11 :
Յիսուս կամ Յիսուս յանարէն ձեն
է Երբայցերէն Եշուա անուան :
Այսպէս Յեսուս, յաջորդ Մովիսին,
և Յեսուս Յովենդեկինոյ, քահանա-
յապես Հըկէց առ Եղրառոււ, Ե-
շուա կը կոչուին Երբայցերէն բնա-
գրին մէջ : Տես և Ա. Թագ. Զ. 14. Դ.
Թագ. Ի. Պ. 8 :

Յար, ցուո՞ւ, նահապետ անուանի
իւր ուղղութեան և բարեպաշտու-
թեան, հարստութեան, պատույն
և բնաննեկան յաջորդութեան կող-
մանէ, օրոյ հաւատքը փորձելու հա-
մար տուաւ նմա Աստուած կորու-
անել իւր սիրելիները, բոլոր ստաց-
ուածն և առողջութիւնը, և յան-
կարծ իյնալ յետին թշրւառութեան
մէջ : Յոր կ'ապրէր յերկրին որ կոչէր
Հուս, որ, ինչպէս կը արծեկի ընդ-
հանրապէս, եր յարեկան Եղովմայ,
հաւանականապէս ոչ հետի ի Գառ-
ուրոյէ :

Հատեր քննադատեցին Յորոյ զիր-
քը, և շատ կէտերու վրայ կան տա-
կաւին երեկելի տարբերութիւնք կար-
ծեաց : Անհաւատք չեն ընդունիր թէ
պիո գիրքը դրուած է աստուածոյին
ազդեցութեամբ, և կը համարին զոյն
փիլտոփայտական վէպ : Մայս անոնք
որ կը հաւատան աստուածոյին
յայտնաւթեան չեն ընդունիր պիո
կարծիքը, և զիոր կը համարին պատ-
մական անձ : Սուրբ Գրոց ուրիշ մա-
սերը կը հաստատն ոչ միայն թէ
Յորոյ զիրքն աստուածաշնչն է,
ոյլիք թէ Յոր եր պատմական անձ :
Տես Եղեկ. Ժ. 11. Յակ. Ե. 11. րազդատէ նաև Ա. Կորնթ. Գ. 19 ընդ
13 համարի Ե. գլխին Յորոյ : Ա. Բ-
գարե Յորոյ Գիրը կը լիչէ անձիք,

տեղեր և պարագաներ, ինչու կ'ընեն
ցշմարտիւ պատմական գիրքեր։ Նա
մանաւանդ Յորայ անունը և պատ-
մութիւնը ծանօթ է բոլոր արեկելեան
ազգաց մէջ։ Արարացի մատենադիրը
կը յիշեն զիոր, և շատ Մահմետա-
կան ընտանիքաց անդամներ կը կրեն Յոր
անունը։ Հինք այլևսոյ տեղեր կը
ցուցուի Յորայ գերեզմանը։

թէ երբ ապրեցաւ Յոր սուսդիւ
յայսնի չէ, բայց չիք տարակոյ թէ
ժամանակին հնութիւնը նահապե-
տական է։ Գիրը կը թուի ակնար-
կել ջրեղեղը, Յոր. 15-17, բայց
ոչ Սոդոմայ աւերը, Եզիդոսու ելքը,
կամ օրինաց տաւչութիւնը Նոյեպէս
չի յիշուիք քահանայական կարգ,
քանիք Յոր ինքնին էր իր ազգառու-
մին քահանան, ինչպէս Նոյ և Ար-
քահամ։ Ի գիրս Յորայ կակնարկուին
կուտապաշտութեան հնագոյն ձեզը, աս-
տեղապաշտութեան և գրելու հնա-
գոյն եղանակը, Յոր. ԺԹ. 21։ Նաև
Յորայ երկայնակեցութիւնը կը ցուցնէ
անոր նահապետական հնութիւնը։
Յոր յետ փորձութեան իւրց ապրե-
ցաւ հարիւ և քառառուն տարի,
և յառաջ քան գոփրձանոն իսկ եր-
ծեր, քանզի որդիք նորա էին ուրցն
ուրցն ընտանիքաց տեղարք, Յոր. Ա.
4. Խթ. 16։ Երկայնակեցութեան դարն
անտեն գեռ անցած չէր, ԺԹ. 10.
Հէյլ կը դնէ Յորայ փորձանքն յա-
ռաջ քան զննունքն Արրահամն,
և Ովկերիս (Ըզը)՝ իրեն երեսուն
ամօք յառաջ քան զել յեշիպատո-
ւէ, 1521 ին անխ գոյն զիր։

Գիրը իւր ընտ հեղինակին վրայ պլ-
ևոյլ կարծիք կան։ Գիրքն ունի ար-
դարե ընտագի մը ամէն յատկու-
թիւն, թարգմանութեան նշան ա-
մենին չի տեսնուիք։ Եթէ այսպէս
է, հարկ է բուլ թէ հեղինակն ի
բնէ երրայեցի էր, քանզի լիզուն
յատկ երրայեցերէն է։ Հեղինակը
կը ցուցնէ թէ ի մօտյ ծանօթ էր
Եդիպոսի և Արտիբյ, և կը գրէ
արեկելեան բանասեղութեան զսեմ
անով։ Բոլոր այս պարագաներ կը նը-
պատեն կարծեց այնցիկ որ զՄով-
ւէս կը համարին հաւանականապէս
հեղինակ այն մատենին։ Բայց կան
որ այն գիրը կ'ընծայեն ուրիշ ան-

ձանց։ Գիրը կ'ընծայէ նահապետա-
կան կրօնից գեղեցիկ պատկերը։ Ազ
վարդապէտէ Աստուծոյ գյուսթիւնը
և յատկութիւնները, զարարութիւնն
և զամենախնամ տեսչութիւն նորա,
շար ոգւց և մարդկային ազդին ա-
պրատամբութիւնը և յանցաւորու-
թիւնը, Աստուծոյ սզրութիւնը
զոհի մը ազագաւ, և պայմանաւ
զջման և հաւատոյ, Ղթ. 27-30.
Խթ. 6, 8, Հոգւց անմահութիւնը և
դարութիւն մարմնոյ, ԺԹ. 7-15.
ԺԹ. 25-27։

Դիմաւոր ինդիրն յորպ վերայ կը
խօսուի Յորայ Գիրքին մէջ այս է,
թէ ինչպէս կը համբերէ Աստուծոյ
արդարութիւնը որ արդարը վիշտ
կրեն, մինչ անզամք կը վայելն յա-
ջողութիւն։ Այս խնդիրը կը լուծուի
պայմէս։ Ինչպէս յայսնի է թէ Աստ-
ուած նախախնամութեամբ կը վարէ
մարդոց զարծերը, նյոնպէս յայսնի
է թէ ունի իրաւունք ընտրելու շա-
րաց և բարեաց հատուցումը տալու
ժամանակը և եղանակը, և փորձելու
իւր ժողովրդեան հաւատարմութիւնն
ինչպէս որ իրեն հանց։

Յորայ խօսուի իւր բարեկամաց հետ
կրնոյ բաժնուիլ երեկ մաս։ Յառաջ-
նումն Եղիփատ կը խօսի առ Յոր և
Յոր պատասխան կու առյ. յետայ
բազդատ և Յոր, և Սովիար և Յոր
կը խօսին փոխանակաւ։ Երկրորդ մա-
սին մէջ նոյն կարգը կը տեսնուի,
նյոնպէս երրորդին, միայն թէ յետ
պատասխանունըն Յորայ առ Բազդատ
երեկ բարեկամք կը գադրին ի խօս-
ւլ ընդ Յորոյ, և փոխանակ Սով-
իարոյ չորրորդ բարեկամ մը Եղիփա-
տանուն կ'առնու խօսքը, և ըոլորը կը
վերջանայ նոյն իսկ ԵՀովայի վճռով։
Բարեկամաց Յորայ փաստն այս է
թէ, անոր այն երեկելի արկածները,
զրկուած էին հարկաւ անոր վրայ ի
պատիժ ծանր ինչ յանցանաց, և կը
բանագատեն զնա ի խստովանու-
թիւն և յապաշխարութիւն։ Բարե-
պաշտ նահապետն, իրագէտ իւր
ուղղութեան և առ Աստուծ ոի-
րոյն, զարանեալ և զարմացեալ է
այն ծանր պատուհանին վրայ, և
արտմելով իր բարեկամներուն մեզա-
դրանաց համար, ջերմաւթեամբ կը

պաշտպանէ իւր անմեղութիւնը, և կը ցուցնէ թէ լաւք ի մարդկանէ են երբեմ վշտահարք քան զայլս . բայց կը մոռնայ Յոր թէ իւր գաղտնի մեղանքն արժանի էին ևս աւելի ծանր պատժոց : Յոր հանգերձ հաւատով զոր ունի առ Աստուած՝ յիմարաբար կը գանգատի զնման : Եթեայ ուրեմն Յոր խնամքարք կը խսուովանի իւր յանցանքը, և կը վայելէ Աստուծոց քայլցր ժղովը : Բայլը դեմքը դրուած է իրայական բանաստեղութեան վեմ սովոր, բաց երկու տառչին գլուխներէն և վերջնայն մէկ մասէն որ արձակ են : Իրբէ քերթուած դերը լի է զեմ՝ զգացմանիք և ազդու պատիկերներով :

Յորայ հիւանդութեան համար կը կարծուի ընդհանրապէս թէ եր եկեղեցական կամ սեւ կոչուած բարուութիւնը : Իրրայեցերէն բառը որ “կեզ” թարգմանուած է չի նշանակեր հարկաւ վէրը կամ պայտը, պլասյրումն կամ բարդումն . ուստի ծանօթ հիւանդութեանց և ոչ մին պիտի քաջ կը պատափանէ Յորայ, գլ. Բ. 7, 8. Է. 5, 13, 14. ԺԹ. 17. Լ. 17 համարներուն մէջ տրուած նկարագրին, ինչպէս վերցիշեալ ազգ բարուութեան : Տես Բարտուութիւն :

Յորաք, ուրեմն, որդի Ռագուելի, Ժուլ. Ժ. 19 : Ըստ մանակ Յօրաք էր նոյն ընդ Յոթորայ, աներոյն Մովսեսի, քանզի Սեպփովրա կը կոչուի գուստը Ռագուելի, իրբէ անոր սերանդէն : Ըստ պյուս, Յօրաք էր եղբայր Յոթորայ : Անձնը որ պյու կարծիքն ունի՞ կը պնդէ թէ աներ թարգմանուած իրրայեցերէն բառն, Դատ. Դ. 11, կընայ նշանակել նաև ինամի ամուռանութեամբ : Իրը հորայելացիք պիտի մէկնէին Սինա լեռնէն, Մովսէսինդրեց ի Յօրաքայ լինել աւզեկից ընդ ժողովրդեանն Աստուծոյ, ոչ միայն իր անձին համար, պլաս վասն զի Յօրաքայ ծանօթութիւնն անապատին և լատիշաց հորա՝ կրնար շատ անգամ օգտակար ըլլալ հորայելացոց : Կ'երեի թէ Եօրաք հանեցաւ Մովսէսի առաջարկութեան, Դատ. Ա. 16. Դ. 11 :

Յօրաք, երժուաբեն, որդի Պամեքայ և Ադամի, ի զատակէ կոյե-

նի : Յօրալ եղաւ գտակ քնարի և սրնգոյ, Ենեկ. Դ. 21 :

Յօրելեան, առ Հըմէից որ կը կատարուէր, իմուն ասրին անգամ մը, ուստի և հարկաւ կու գար յետ եօթն եօթնեկաց ամաց, պյուինքն եօթն անգամ եօթն ամաց, Ղետ. Ի. 10 : Յօրելեան կը նշանակէ հնչու, ուրախութեան փողին ձայնին որ այս տօնը կ'աւելէր : Յօրելեան կուուած տարին ոչ դր կը կը ցանէր կամ կը հնձէր, այլ ամէն մորդ կը շատանար պյուն զրո գետինը և ծառաք ինքնին յառաջ կը ընթէին : Խրաբանչիւր որ նորէն կ'առնոյր իւր ժառանգութիւնը որ ծախուած կամ ի գրաւի էր, և կամ որկից կերպով անցած էր պյում : Սիրայցեցի ծառայք կամ առուկը կ'արձակուէին հանգերձ կանամքը և որդւովք, Ղետ. Ի. 11 : Յօրելեան տարւոյն առաջին ինն օրերը կ'անցնէին ուրախութեան տօնիւք, և ոչ որ պյու օրերը կը գործէր, և ամէն մարդ կը կրէր պահ ի գուռի իւր : Տանիերորդ օրը, որ էր օր մեծի քառութեան, Հըմէից ժողովը կը հրամայէր հնչեցուցանել փողերը, և իսկ և իսկ գերեց կը թողուէին պահա, և հոգք կամ կալւած կը դառնային առ բուն տեարս իւրեանց : Այս գթութեան օրէնքը դրուած էր առ ի թողովով մեծասանց զրիել զաղքատո, և տիրանալ բոլոր երկրին ի ձեռն գոյ, կամ գրաւով և կամ յափշտակութեամբ, և սրդէս զի պարտք շշիցուէին կարի, և սրդէս զի սորուկը շնույին կանամքը և որդւովք իւրեանց ի մշանցնաւոր ծառայութեան : Յօրելեան առնին միջնացաւ կը պահուէր նաև աստիճանով մը հաւատորութիւն ի մէջ Հըմէյ ընտանեաց, կը պահուէր նաև երկիրներու սկզբնական բաժանումն իւրաքանչիւր ցեղի, և գերգառաններ կը սորիպուէին և կ'ուզեկին իսկ հոգտանել ճշդիր և պահել իւրեանց ազգութեանութիւն :

Այս տօնիւ կը յիշէին նաև Հըմեսյէ թէ Եհովան էր տէր և ինձամակալ ամենայնի, իսկ իրենք անոր հպատակները միայն էին : “Երկիրը իմ է, և գուռք իմ քովս պահուեաներ ու հիւրեր էր, ” Ղետ. Ի. 23 :

Հրեայք խնամով միտք կը պահէին յորելեանին տարիները, քանզի զնելի և վաճառելի ստացւածոց զնշն տառաւելութիւնը կամ նուռզութիւնը կափեալ էր յորելեան աարդյն չեւաւորսթենէն կամ մօտաւորսթենէն, Խոսյի յայտնի կը յիշէ այս մասնաւոր և կարելոր տօնն իրեւ օրինակ և շուրջ փառաւոր առնեառութեան շնորհաց աւեարանին, Եռ. Ալ. 1, 2. Ղուկ. Դ. 17-21.

Տես և Շաբար բար ուր ասար նման ուրիշ տօն մը յիշուած է:

Յորել, որդի Ղամեայ և Ադգայի, ի զաւակէ կայինի: Այս կարծուի առաջին կամ նախահայր վրանաբնակաց, պյոխնքն թէ նաև Յորել ընտրեց աղքել Թափառական համաւաց կենօք, որ ցարդ կը տեսնի յԱրարիս և ի Թաթարս, և թէ նա հնարեց նաև կրելի վրաններ, թերեւ ի մըթյ, Ենիդ. Դ. 20:

Յորոք, "աներ Մովսիս, Համբեկան կամ քուրմ Մադիանացւաց, Ել. Գ. 1. Դ. 18. ԺԲ. Երբ իսրայելացիք Անին լեռն էին, Յոթոր այցելութեան եկան Մովսիս, վարչութեան վերաբերեալ քանի մը առաջ իրատ տալու անոր, և ապա դարձու իւր ժաղարդեան քով: Տես Յարար և Ռազգուել: Յոթոր էր աստ սածապատշատ, Ել. ԺԲ. 10, 11, ոմանք կը համարին ևս թէ էր յԱրբահամէ սերեալ Մադիանու միջոցու, Ենիդ. ԽԵ. 2:

Յայնք, Հին կտակարանին մէջ կ'առնուի գոխանակ Երբայցերէն Յաւան բառին, որ համանուն է Յանիս, և կը թուի նշանակել ոչ միոյն զնշն կամ Յունաստան, այլև զարկմնեան Փաքրն Ասիս, և զիզգին Յաւաց սրց բնակիչը էին Յոնիական ցեղէ, Ենիդ. Ժ. 2. Բայց Յայն կը նշանակէ մանաւանդ զնլայտ: Այս երկիրն սուեց չի յիշուիր ի Հին կտակարանի, Դան. Ը. 21. Ժ. 20. ԺԸ. 2. Ցովէլ. Գ. 6. Զաք. Թ. 13: Տես Յաւան:

Նոր կտակարան Յայնք կ'անուանէ միոյն զնլայտ, որ կը կարծուի թէ կը նշանակեր ի սկզբան ուրցյ քաղաք մը, այլ յեաց տրուեցաւ բոլոր Երկրն ի հարաւոյ Մակեդոնիոյ: Երբ

146 ին նախ քան զիր. Հռովմայեցիք նուանցին զիցյն, և ապա բաժնեցին այս երկիրն երկու մեծ նահանգ, կոչելով զմին Մակեդոնիա յորում էին բուն Մակեդոնիա, Թեսաղիա, Սպիրոս և Լիւրիկէ, և զմիւն՝ Աբայիս յորում էր բոլոր երկիրն ի հարաւոյ առաջնորդն: (Տես Աքայիա) Ի Գործ առավելոց ի. 2. Յշնք բառն առնեւլու է իւր ընդարձակ նշանակութեամբ, այսինքն պարտ է իմանալ զբուն Յունաստան կամ զելլացա հանգերձ Գեղոպանեսիւ: Բառն Յունաստանի սահմանը էին ի հիւմիսոյ՝ Մակեդոնիա և Լիւրիկէ յորմէ կը բաժնուէր Յունաստան լերամբք, ի հարաւոյ՝ Միջերկրական ծով, յարեկելից, Եգեական ծով, և յարեկերտից Պանական ծով, Ընդհանրապէս կը բաժնուէր երկք մեծ մաս, Գեղոպնիսէ, Ելլագա և հիւսիսային Յունաստան:

Գեղոպանէս, որ ի վազուց կը կոչուէր Գեղասգիա և Արգոս և այժմ կը կոչուի Մորէա, էր հարաւոյին յամուբազզին: ունէր երեսէլի քաղաքներ, որպէս Սպարտա, Մեսոնէն, Եղիսու, Կարնիմոս, Արգոս, այլսպէն հանգերձ: Ելլադա կոչուած մասը որ է այժմն Նիստիոյ մեծ մասը: ունէր սա նշանաւոր քաղաքներն, Աթէնք, Մեգարա, Պղատէա, Դելֆիս և Ականիս: Հիւսիսային Յունաստան կը բաղկանար ի թեսադիոյ և յապիւրուէ, հանգերձ լարիսու: Նիկոպոլիս և այլ քաղաքք: Մեծաստած կղզին կրետէ և ծերեւ կը վերաբերէն Յունաց, ինպէս նաև շատ և կղզեց որ յԱրբեզեղագոսի և յարեմնուս:

Կը թուի թէ Հրեայք և Յայնք քիչ ծանօթութիւն ունէին իրարու, մինչև ի ժամանակս արշաւանաց Մեծին Աշեգունդըրի յԵդիպտոս, յԱսորիս և յարեկելս: Այսուհետեւ այս երկու ազգերն ընդելուն իրարու, քանզի երկորին և, Յոյնք և Հրեայք, ըՐԴԱՆ էին ընդհանուր: Հրեայք Յայնք կը կոչէին բոլոր ազգերը զըրո նուանցին և կը վորէին Յայնք, այնպէս որ այս անունը նոր կտակարանին մէջ գրեթէ համանուն էր հեթանոս բառին, Մարկ. ի. 26. Գործ. ի. 21.


Հռովմ. Ա. 16. «Յշն» կամ Հելլենացեալ անունն ըստ հակառակին կը նշանակէ ծննդեամբ և կրօնիւք Հըրեայ որ Յունարէն կը խօսէր. Այսպէս կը կոչուէին մահաւանդ օտարական Հըրեայք և եկամուտք, մինչ անոնք որ հասարակ Հըրեարէն կը արամերէն կը խօսէին կը կոչուէին Երրոյսկիք, Գործ. Զ. 1. թ. 29. Յդինք էին փոյթ, ուուր և կիրթ, բայց հարեանցի առ Հըրեաք. Գեր ի վերոյէին պատերազմի և խաղաղութեան վերաբերեալ արուեստներու մէջ, բայց գեղեցկասէր էին մանաւանդ քան կատարիք պարուուց և պատշաճից. Անոնց մեծամութիւննը և թուլամորթութիւնն մեծամեծ արդելք էին անոնց Քրիստոնէութիւնն ընդունելու, բայց և այսպէս Պօղոս աշխատեցաւ գլխաւորապէս և մեծ յաջողաւթեամբ Յունաց քաղաքներուն և Յունաց մէջ. Ոչ սակաւ ծաղկեալ եկեղեցիներ կային Յունաց մէջ ի հնումն, և տարակոյ շկոյ թէ Յշնք երկար ժամանակ պահէցին մեծ փութամ առաքելական սովորութիւնները. Բայց վերջապէս շատ կարծիք ելան հաւատոյ վարդապետութեանց վրայ, հերձուածք և հերեարիկուութիւնք պառակտեցին եկեղեցին, և քէն, բռնութիւն, նաև հալածմանք եկան զինի. Այս շարիքը վերցնելու համար գումարուեցան ժողովք, և պէսպէս հանգանակք հաւատոյ կտղմանեցան. Կայսերութեան նստին փոխութիւն ի Հոռովմէ ի կոստանդնուպոլիս առուաւ տեղութեան յունարեակ երկիրներուն առանութիւն, և Յունական եկեղեցւան որոշումներն սկսան շատ աեղեք ընդունելութիւն գտնել, Ուժերորդ դարուան մէջ ծագեցան վէճներ, որոց վախճանը եղաւ իսպան. Հերձումն ի մէջ Յշն և Լատին եկեղեցեաց. Յունական եկեղեցին շատ նման է Հոռովմէականին, և սամի իրը յիսուն միլիոն ժողովութիւն, ի Բուսիխ, Յունատան, ի Թիֆլիսի, յԱլեքսի և այլուր. Յունարէնը նախական լեզուն է Նոր կատարանին բոլոր գործ, բաց ի թէրեւ Մատթէի աւետարաննէն, բայց որբազան մատենագիրը հետեւած ոն յունարէն մատենագրու-

թեան այն ոճին զոր կը գործածէին Հելլենացեալք, այսինքն յունացեալ Հըրեայք, մուծանելով շատ սասցուածներ կամ խօսքի դարձուածներ Ասորերէնէն և Հըրեայ այն ժամանակաւան Երրոյսկերէնէն, ուստի և Նոր կատարանին Յաւենագիրը Նոր կատարանին ստիգուեցան գործածել նաև Նոր բառեր՝ կամ հին Յունարէնը շատ տարբեր է հին Յշն բնափր մատենագրաց լեզուն. Մատենագիրը Նոր կատարանին ստիգուեցան գործածել նոր բառեր՝ կամ հին Յունարէնը նոր նշանակութիւններ տալ բացատրելու համար կրօնական գաղափարներ որ բոլորվին նոր էին Յունաց, և որց վաստի յատուկ բռնկեր չունեին Յշնք. Եկա Մեծին Աղքամանդրի Յունարէնը գրեթե ընդհանուր ծանօթ լեզու եղաւ բոլոր Ասիխ մէջ, և առհասարակ կը գործածուել ի առուրեաւաս. Որսիհետեւ որբազան մատենագրաց նպատակն էր դարձ ոչ միայն Հըրեայ որ ցրուածէին բոլոր արեելք, այլև Հեթանուաց, բնական էր գրել ահանց Յունարէն, որ արգէն ընտանի էր ամենուն :



Յապապ, չուող թաշուն գեղեցիկ, բայց աղտեղասէր և կերկերամայն, բայց Մողնիո՞ն անմարուր, Ղեա. ԺԱ. 19. Յոզապը նման է ասորդիկ կայսուածթաշնոյ, ունի կտուց երկոյն, ու նուրբ և քիչ մը կոր, որունքը գոր-

շագոյն և կարճ։ Գլխուն վրայ ունի հեցնէ։ Արիզն ու կուրծքը կարմրացունք գյուղացին վետուրներէ, զորս գոյն են, իսկ թևերը և աղին՝ ու բայ կամի կը տնկէ կամ կը խոնար-սպիտականիշ։



ԱՅԱՄՈՒ ՅՈՊԻՇ Ի ՀԻՒՄՈՈՑ

Յոպպէ, աշխարհի հնագոյն նաւահանգիստներէն մին։ Եր սահմանագլուխ քաղաք Դանայ ցեղին, Յես. Ժթ. 16, Միջերկրական ծովին եղր, կեսարիայէն իրը երեսուն մղոն հեռու, և իրը երեսուն և հինգ մղոն յարեւորից հիւսիսոյ երւուսովեմի։ Դաւաշհանգիստը ծանծաղ է և անպատճառար ի հողմոց, բայց և այնպէս էր գլխաւոր նաւահանգիստ Հրեաստանի վասն զի դիւրտմատոց էր Երրուսաղեմի, և է տակաւին գլխաւոր տեղի ուր կը մօտին նաւու ու իստասորաց։ Թէ՛ ուաշին և թէ՛ երկրորդ տաճարը շինելու հարկաւոր ատաղձը հոս զրկուեցան Լիրանանէ և Տիրոսէ, թ Մնաց. Բ. 16. Եղր. Գ. 7. Հոս մոտաւ Յովսան նաև՝ Թարսոս երթալու, և Պետրոս հոս յարշց զԱսեմնիկ, և Ամինի խաղսիսորդի տունը, որ ծովակողմն էր, երկնաւոր տեսլեամբ ուսաւ թէ փրկութիւնը ոչ միայն Հրեից, այլև հեթանոսաց համար էր, Գործ. թ. ծԱ. Յոպպէ երկից աւերեցաւ Հռովմայեցիներէն։ Եր նիւռ Քիստառնէական եկեղեցւը

մը քանի մը դար յետ կոստանդինոսի խաչակրաց ժամանակ շատերու ձեռք անցաւ։ Զարդիս, 1799, յարակում կրեց և առնեւեցաւ Գաղպացիներէն, և կ'ըսուի թէ՛ հազար երկու հարիւր թուրք գերիներ իրենց խոստան դրժելուն համար սպանուեցան։

Այժմու քաղաքն Եաֆա կը կենայ հրուանգտանի մը վրայ որ կարկառեալ է ի ծով, բարձր իրը հարիւր յիսուն ոտք, և ունի ի գագաթան բերդ մը իրբե պահ, և ամէն դի հայեաց մը պէսպէս և զուարճալից Յարեւմորից Յոպպէի էր ծովն Միջերկրական, ի հարաւոյ կային պաղար եր դաշտագետինք Փղշոտաց մինչեւ ի Գաղա. ի հարաւոյ ջրարրի արօտք Սարոնի, իսկ յարեւելից՝ Երեխք բարձրարերձք Եփեմնոյ և Յուդայի. Այժմուն Յոպպէ է պարսպեալ բոլորաձեւ ի հարաւոյ և յարեւելից՝ Ընդդէմ ցամաքակողման, բայ մասին նաև ի հիւսիսոյ և յարեւմորից ընդդէմ ծովակողման։ Երջակայք քաղաքին, բաց յաւազարլոց որ ի ծովլզին, լի են

դրախտիւք և պյգեստանօք : Մողէն քաղաքը կ'երեկ իրեւ կյատ իմն շին-
ուածոց՝ հոծ և կից ու միմեանս,
իսկ սեպացեալ կողերէն նայողն՝ ոյս
շինուածը կ'երեկին ուրեք ուրեք որ-
պէս թէ յեց իրարս վրայ : Փողօքք
են կարի նեղ, անհարթ և աղտաղի,
արբափողոց են մանաւանդ քան փո-
ղոց : Բնակիչք կը հրածուին լինել
իրեւ հնգետասան հազար, որոց ա-
ւելի քան կէտ են թուրք և Արա-
բացի : կան շատ մզկիթներ, և կա-
մինք, Յշիկ և Նայք ունին ուրոյն
կեղեցիներ, և գորք վանքեր յըն-
դունելութիւն՝ ուխտաւոր օտարա-
կանաց :

Յօվար, որդի Շարուչեայ, քեռ
Դաւթիք, և եղբայր Արեսոսյի և Ա-
սոյիկի, եր սպարապետ բանակին
Դաւթիք, անոր թագաւորութեան
դրեթէ բարը ժամանակի : Յօվար էր
ուռ պատերազմող և հմաւու զօրա-
զես : իւր մեծ ազգեցութիւնը կը
դորձածէր շաա անգամ յօդուտ,
ինչպէս յապոտամբութեան Արիսո-
զոմայ, և ի համարել Դաւթիք զիս-
րայէլ, թ թագ. Ժ. Թ. Ի. : Յայց
Յօվար էր ի ընէն ծնիքանան, քին-
հնդիք և անինայ, ինչպէս յայտնի է
նենդաւ սպաննելն զլիքեներ և զմօ-
րաքեռորդին իւր զԱմեսոպի, թ թագ.
Գ. 27. ի. 9, 10, Դաւթիք հետ խոտիւ
Խարսւելէն, թ թագ. Գ. 39. Ժ. Թ. 5,
և խորամանկ թշյլուութնեն ի բա-
նին Ուրիսյ, սպաննելէն զԱրիսոզոմ
և միարաննելէն ընդէ Արտօնիայ ընդգէմ
տառաւածուած ցաւուած ժամանդի
գահուն : Բարը այս բաներուն հա-
մար հուսկ յետայ սպանաւ Յօվար
հրամանաւ Սոզոմնին, Գ թագ. Բ.:

Յօվարամ, 1. կրտսեր որդի Գե-
գէոնի որ զերծաւ ի կոտորածէ եղ-
բարցն որ եղաւ ի ձեռն Արիմելիքայ,
և յետայ համարձակապէս և մար-
դարձաբար յանդիմնեկց զԱխւքեմա-
ցին գեղեցիք առահետ դժնկան և
այլ ծառաց : Յօվաթամ փախելով
աղատեցաւ ի նէեր, և հաւանակա-
շապէս աեսաւ իւր սպառնալից գու-
նակութեան կատարումը, Դատ. Թ. :
Տես Արիմելիք 3 :

2. Որդի և յաջորդ Ողիսյ կամ
Աղարիսյ, արքայի Յուդայ, 758 ին
388

նախ քան զիր. : Կը թուի թէ քանի
մը տարի վարեց թագաւորութիւնն
իրը ինամակալ առ կենդանուութեամբ
խի իւր բորսուել հօրն Ողիսյ, բայց
գահը եւաւ ի տիս քան և հինգ ա-
մաց, և թագաւորեց վեշտասան ամ
երկիւղածութեամբ : Յովաթամայ ի-
մասուն և յաջորդ թագաւորու-
թեան, և ներ աշխարհաշէն գոր-
ծոց պատմութիւնը գրուած է ի Դ.
գերո թագաւորաց, գլ. Ժ. 5, 32-
38, և Բ Մնաց. իջ. 21 և իջ. 9.

Յօվակիմ, կամ Եղիակիմ, երկ-
րորդ որդի Յովանայ, եղբայր և յա-
ջորդ Յօվաբազոյ կամ Սեղուումայ,
արքայի Յուդայ, սրբ փախանակ
դրսեցաւ թագաւոր ձեռամբ Եղիոդ-
տոսի թագաւորին : Յօվակիմ թա-
գաւորեց մեասասն ամ որ եղան
զելիութեան, կաշուառութեան և
կապաշտութեան ապրիներ : Յօվա-
կիմայ թագաւորութեան երրորդ տա-
րին Նաբագոգանոսոր գերի տարաւ
Բարելոն Յօվակիմայ իշխանաց և
գանձուն մէկ մասը : Տարի մը եւքը
գաշնակից նորա Եգիպտացիք յաղ-
թեսեցան առ Եփրատաւ, բայց և
պյուղէ Յօվակիմ արհամարհց Ե-
րեմայի ազգարարութիւնները, և
կրակը նետել տուաւ անոր գերքը :
Հուսկ ուրիմն Յօվակիմ ապատամբե-
ցաւ ի Նաբուգոգոնոսորայ, այլ յաղ-
թուելով սպանուեցաւ անարգարար
599 ին նախ քան զիր., Դ թագ. Ժ. 4-8.
Երեմ. իի. իջ. 1. Բ Մնաց. Լ. 4-8.

Յօվաքազ, 1. որդի և յաջորդ
Յէւսայ, արքայի Խարոյելի, 836 ին
նախ քան զիր., թագաւորեց Եօթն-
եասան ամ : Ի պատիժ մեզաց նորա
և մեզաց ժողովրդեան, Ասորիք տա-
Ազոյելիւ և առ Բինադադաւ յար-
ձեկեցան Խարոյելի վրայ, և ի մեծ
նեղ ինկաւ Խարոյել, Յօվաքազ Խո-
նարհցաւ առաջի Աստուեց, և
փրկիւթիւնը եկաւ ձեռամբ որդւոյ
նորա Յօվանայ, Դ թագ. Ժ. 19, 25.

2. Յօվաքազ, որ կը կայուի նաև
Սեղուում, Ա Մնաց. Գ. 15, եր եր-
րորդ որդի և յաջորդ Յօվանայ, ար-
քայի Յուդայ, 609 ին նախ քան զիր.
թագաւորեց իրը երկը ամիս յերու-
սալէմ : Եղիպտասի թագաւորն ըն-

կեց զնա աթոռեն, Դ. Թագ. իդ. 30-31. Բ. Մնաց. Լ. 9. 1-4. Տես և Երեմ. իբ. 10-13. Եղեկ. Ժ.թ. 3.

Յօվալս, 1. Հայր Գեղեռնի, յազդատոչմէն Աքիքեղբայ, յերկրին Մանասի. Այս Յօվալս երկար ժամանակ եղաւ պաշտօնարկու բուհազոր, բայց երբ որդին Գեղեռն համարձակցաւ ելլեւ կուտապաշտութեան դէմ, նաև Յօվալս դարձաւ Նչովայի Կողմը. Դատ. Ձ. 14, 25-32.

2. Պաշտօնեայ որուն յանձնուեցաւ պահել զՄիքիա մարդարէ, Աքոյարու ձախող պատերազմին առեն Ասորոց Հետ, Գ. Թագ. իբ. 26. Բ. Մնաց. Ժ.թ.

3. Ութերորդ թագաւոր Յուդոյի, 878-838 նախ քան զՔր. 1 Յօվալս միայն ազատեցաւ Արողայի բոլոր որդիներէն զորս սպան հանին նոցա Գոթողիա, յափշտակիչ գահուն. Յօվալս ազատուելով ձեռամբ Յովարեայ հօրաքեռ իւրոյ, և պահուել վեց տարի տաճարին մէջ, ամբարձաւ աթոռու Էօթնամնին ինամով Հաւատարմին Յովիադոյ քահանայադետի, և ցրցափ կենդանի էր այս մեծարյա անձը, Յօվալս ծառայեց Աստուծոյ և էր ի յաջողութեան, կուռքերը վերցած էին և տաճարը սրբուած էր. Բայց երբ Յօվալս սկսաւ անսալ վաս իրատուց, կուտապաշտութիւնը կենդանացաւ միանամ, և երբ Զաքարիս քահանայադետ կուռամբ յանցաւոր ժողովուրդը, ապերիանտ թագաւորը հրամանյեց քարկոծել Աստուծոյ նախանձաւոր ծառան, զըդի բարերացին իւրոյ Յօվիադոյի, Աղէսք բազմացան անոր գլխուն վրայ արագ արագ, քանի մը անգամ յազթուեցաւ Ասորիներէն, և տուաւ աննոց տուգանք տաճարին գանձը. զզուելի հին անդութիւն մը գանձացոց անոր կեանքը, որուն վերջ տուաւ շուտով անոր ծառանձերուն գաւ աճանութիւնը, և ինք չթաղուեցաւ իւր հարց գերեզմանը, Դ. Թագ. Ժ.Ա. Ժ.թ. Բ. Մնաց. իդ. Յօվէլ մարդարէ ժամանակակից էր Յօվալսոյ:

4. Որդի և յաջորդ Յօվագազու, աքբայի Խարոյելի, 840-823 նախ քան զՔր. Ասոր ընթացքը շատ կողմանէ

գովելի էր. Յօվալս կ'ակնածէր Եղիսէ մարգարէէն, և այցելութիւն ըրաւ անոր մինչ մարգարէն մերձ էր ի մեռանել, և հոն լսեց Աստուծոյ պատգամը թէ երիցս պիտի յազթող եղաւ նաև, երբ ստիպուեցաւ կուռիլ ընդ Ամասիայի, արքայի Յուդոյ, և էր արգարէ մին յազնուագոյն թագաւորաց Խարայելի. Սակայն ոսկեղէն որթուն պաշտօնը տեսեց նաև անոր թագաւորութեան ատենը, Դ. Թագ. Ժ.թ. 9-25. Ժ.Դ. 1-8. Բ. Մնաց. իԵ.

Յօվալսքին, որդի և յաջորդ Յօվալսինց աքբայի Յուդոյ, 509 ին նախ քան զՔր. թագաւորեց երեք մարդ բազա տարուեցաւ ի Բարելն, ուր բահտարկեցաւ երեսուն և վեց տարի, և ապա արձակուեցաւ Հրամանաւ Եւիլ-Մարովդաբայ, և եղաւ անոր սիրելի, Դ. Թագ. իԴ. 6-16. իԵ. 27. Բ. Մնաց. Լ. 9, 10. Այս վերջին համարին մէջ կըսուի թէ Յօվալսին էր ութմանյա երբ սկսաւ թագաւորել, իթէ ութ սիրմամբ բառած չէ փոխանակ ութեստասին, ինչպէս ունի Դ. Թագաւորաց իԴ. 8 համարը, կընայ կարծուիլ թէ ի սկզբան տասը տարի թագաւորեց հօրը Հետ, ևը կոչուի նաև Յերոնիմ, Ա. Մնաց. Գ. 16. Երեմ. իԵ. 20. Լ. 1. 1. Երեմիոյի իբ. 30 համարին մարդարէւթենը կը նշանակիր թէ անը որդիներէն ոչ ոք պիտի նստէր աթոռը, Ա. Մընաց. Գ. 17, 18. Մատթ. Ա. 12.

Յօվելեայ, մարգարէւթիւն, կը սկսի ճնշդ և ապրու նկարագրութեամբ այլեպսլ տեսակ մարտիներու խումբ երէն պատճառեալ ապականութեան, հանդ երձ սոսկայի երաշտութեամբ. Մարտիներու հարուծը, մին յահաւորագոյն աղետից արեկից, (տես Մարախի,) ազդուն նրամանութիւն և արշաւանաց թշնամոյ, որ շատ անգամ եկած է Հրետաստանի վրայ. և շատեղը Յօվէլի մարտիով կը հասկնան զբաղդէացիս, զՊարս, զՅշն և զՀռովիմայցիս, Բայց մարդարէն չի գալաքրաց, ցամաքեալ ելաշտութեամբ, տառապեալ ժո-

զավուրդը կը յարդորէ ի պահս և յապաշխարութիւն, և կը քաջալերէ զնոսս խօսանալով թէ զիտի զիրնար հարուածը և պաղաքերութիւնը պիտի գառանար . Մինչ կը սկսի նկարագրել լիսութեան և յաջողովմեան դարձը, մարգարէն կ'արձակէ ի ը հայեցուածը գեղ յառաջ աւելի հեռաւոր պաղայ մը, և կը մարգարէնուայ Հոգեցյն Արքյ հեղումը, և Մեսիայի թագաւորութիւն նշանները և պահնելիքը և հոգեոր բարդաւաճումը, Յավէլ . Բ. 28. Գետրոս ապրեալ կը կոչէ ա, ո համարը, Գործ. Բ. 26. Յովելեայ սճը բոլորովն բանաստեղծական և կ զայելուչ, և նրա կարագիրներն՝ եռանձուն և զիտմ. Անոր մարգարէնութիւնն է Երրոյական բանաստեղծութեան պատուական քարերէն մին, և շատ յարմար իրախուսելու զնուուրեալ եկեղեցին ամէն դարու մէջ :

Յավէլ, մին ի փոքր մարգարէից, որպէս ուրիշ բան չենք գիտեր բաց ի սակաւ ակնարկութիւնն զոր կուտոյ մեզ անոր կարծ բայց պատուական մարգարէնութիւնը Յավէլ կ'ապւէրի թագաւորութիւնը Յավէլ կ'ապւէրի մեջ, Յավէլ . Բ. 14. Բ. 4, 15, 32. Գ. 1. Ալյելոյլ մեկնիչք այլելոյլ թաւական կ'ընծայն Յավէլոյ մարգարէնութեան, բայց տիրոզ կարծիքն այս է թէ Յովել մարգարէնութեան, առ թագաւորութեամբ Ոլիսյի, իրը 800 ին նախ քան զիր :

Յավիադա, քահանուապետ, որ պաշտպանեց մանկան Յավուայ կեան. ըք և աթուան ընդգէմ յափշտակութեան գոթողիսայ : Յավիադայի ի մաստութիւնը և բարեպաշտութիւնը օրհնութիւն նղան այն թագաւորութեան մինչք ի մաս նորա : Յավիադա մեռաւ 130 տանց, իրը 834 ին նախ քան զիր, և թաղուեցաւ թագաւորական պատուալ, Դ թագ . ԺԱ. Բ թագ . ԻԳ. ԻԴ. :

Յավիաննա, մին ի հաւատարիմ կանանց որ կը պատուարէին քրիչին ի կենցանութեան նորա, և բերաւ անուշահսա իւղեր անոր գերեզմանը : Այլ նորա Քուզա էր հազարապետ

Հերովդի Ագրեպպոյ, Ղուկ . Ը. 3. ԻԴ. 4-10 :

Յովելաննես, 4. Մկրտիչ, կարապետ Տեան մերց Յիսուսի, որդի Զաքարեայ և Եղիուարեթի, և ծնաւ իրը վեց ամիս յառաջ քան զՊրիին, ինչպէն թէլան և Բաղինոն կը կարծն, ի Յեղաւ, Յես . ԽԱ. 46. Ղուկ. Ա. 39. քաղաք իրը հիմն մզն ի հարաւայ Քերսոնի, այլ ըստ աւանդութեան աեղ մը որ իրը շրու մզն հեռու էր կերտաղեմէ յարկմուտո կյս : Շատը ի կանխասացութեանց Հին կտակարանին կատարուեցան ի Յովհաննէս : Տես Խ. Խ. 3, և Մատթ. Գ. 3. Նաև Մատթ. Գ. 1. Ղ. 5, և Մատթ. Ո. Ա. 14 : Նաև Յովհաննու ծնունդը, անոնքն և պաշտօնը ծննդյաց կանաւա Գարբիէլ Տրշտակ անոր հօրը Զաքարիայի մինչ կը սպասաւորէր նատաճարին ուղանին առջն : Ուրիշ ոչ ոտիւ հրաշք պատահեցան յայցելաւթեան Մարիամու առ Նզիսարենթ, և ի ծննդեան Յովհաննու, Ղուկ. Ա. Յովհաննէս իւր երիտասարդութեան ժամանակն անցուց յարեւելակողման Հիքսաւանի յանապատին, և մինչ Եռաւան տարաւընէ շատ պահան չեր, երեցաւ իրրե մարգարէ Ասուուծյ : Լինելով նաև ի ծնէ քահանայ և խոտամբեր Նազովեցի ըստ երեսթի և ըստ եղանակի վարուցն, եղաւ իրրե երկրորդ Եղիս : Բազմութիւնը ամէն կողմանէ կ'երթային առ Յովհաննէս լուկ անոր բերնէն Ասուուծյ խօսը զոր Յովհաննէս կը քարոզէր համարակ յանդիմնաման անոնց մեջքը, և ընդունել մկրտութիւն ապաշխարութեան իրրե պատաստութիւն լի և լի յայլանութեան շնորհաց Քրիստոսիւ : Շատերուն պէս որ կու գոյին ի մկրտութիւն Յովհաննու, եկաւ նաև Քրիստոս, և մկրտուեցաւ յօրինակ հնազանգութեան պատուարինաց Ասուուծյ : Յովհաննէս նշնժամայն սրախացաւ որ Յիսուս էր Մեսիայն, բայց "կանկան չէր ճանշնար, մասնաւոր առուածոյին նշանաւ, մինչք տեսաւ որոշեալ նշանը, այն է զէջ Հոգեցյն Արքյ : Անտառն ի մէջ անցաւ Յավհաննէս իրրե երկեցուցիչ "ամենայն օրինաց և մարգարէից, և ցուցուց

աշխարհի զբրիստոս իրրե քաւիչ ծրկիչ, և պյառէս դրաւ զինուսիւր հրատարակական պաշտօնին մէջ: “Ա-ն Աստուծոյ գրաւ որ աշխարհի մեղքը կը վրցընէ,” Յովէ. Ա. 29. Գաղ. Գ. 24:

Յովհաննէս պյան տտեն մեծապատիւ կը մեծարուէր ժողովրդէն, Ղուկ. Գ. 45. Հրէից ժաղովը պատգամաւորներ դրկեց անոր, Յովէ. Ա. 19-28. Հե-րովդէն “շատ բան կ'ընէր, և կը լուէր անոր քաղցրութեամբ”, Բայց Յովհաննէս գրաւ ինչ որ ունէր Փրկիչն սուրը, Յովէ. Ա. 27. Գ. 33. Շատ անդամ՝ յիշուած են Յովհաննէս “ա-շակերանները”, Մատթ. Թ. 14. Ղուկ. Ե. 33. Յովէ. Գ. 23-25. Ղ. 1, և ա-նոր մեծ ազդեցութիւնը, Գործ. Ժ. 25. ԺԹ. 3. Չենք դիտեր թէ ինչու համար ժամանակ մը յառաջ տարաւ ուրցին իւր պաշտօնը, փոխանակ Քրիստոսի հետ միանալու: Տեսէց առ-կային իւր հաւատարիմ՝ աշխատութեանց մէջ բարեկամութեան հա-մար, և պյա աշխատութիւններն պատճառ եղան որ Յովհաննէս իւր պաշտօնին երկրորդ տարին բան-տարիցցաւ ի Հերովդէն: Տես Հե-րովդէն 3. Դիեռ բանտի մէջ էր կրէ դրկեց իւր աշխատեաններէն եր-կուքը հարցունել Գրիստոսի, “Դուն ա՞ն ես որ դաւու էր, թէ սւրէջի մը պատուիք, և Մատթ. ԺԱ. 3: Յովհաննէս պյա պատգամը զրկելու շար-ժեցաւ թերեւ գիտանաւ համար թէ արգեք Յիսուս պյան ժամանակաւոր Մեսիան էր որպէս գալատեան անհամ-րեռութեամբ կը սպառէին Հընայք, իրրե գալատեան փրկիչ մը որ պիտի ազատէր զանոնիք յաշաբարհայրին տա-պատահաց, կամ թերեւ կասկածե-լով թէ արգեք ստուգիր Մեսիան էր Յիսուս, ուզեց ստուգել զայս նորին իսկ Յիսուսի բերնէն: Այս պատգամաւորնեան առթիւ կո-չեց Գրիստոս զՅովհաննէս մեծ բան զայս ամենայն մարգարեւու, վասն զի Մեսիայի բոլոր մարգարէններէն Յովհաննէս միայն տեսաւ Մեսիայի ժա-մանակը զոր աենանել ամենքը կը ցան-կային, բայց և պյառէս Յովհաննէս յետին էր բան զյետինն յարբայու-թեան Աստուծոյ, պյանու զի մեռաւ-

առանց տեսնելու պյան թագաւորութիւնը որ հաստատուեցաւ մահ-ուսամբ և յարութեամբ Տեսան իւ-րոյ, Յովհաննէս գործն երկիր կրոյ արագ կատարուեցաւ: Հերովդէն, ըստ Յավելպոսի, կ'ակնածէր մեծ ազդեցութենէն զոր ունէր Յովհան-նէս ժողովրդեան վրայ, և Հերովդի-աս կը վախնար ի Յովհաննէս, վասն զի Յովհաննէս հաւաարիմ էր Հե-րովդիսի երկանը: Հերովդիսի դը-տեր Սպոնտի կոբաւը, և ըսրեալ թագաւորին երդումը եղան պատճա-ռամբ, և Յովհաննէս գլխատեցաւ ի բանտին: Աշակերտ Յովհաննէս թա-ղեցին անոր մորմինը պատուով, և դացին պատմել Յիսուսի, Մատթ. ԺԹ. 3-12:

2. Յովհաննէս առաքեալ եւ Ա-ւտօրաբնի, որդի Զերեգեայ և Սո-զոմէր, էր ծնեալ ի թեթայիր գո-ալիկեացուց: Զերեգէտու և որդիք նորա էին ձկնորոք, և կ'երեի թէ բաւական ընծեղ էին, Մարկ. Ա. 20. ԺԹ. 40. Յովէ. ԺԸ. 15. ԺԹ. 27: Յովհաննէս էր ի ընէ ազնիւ միանդամոյն անյոդոգդ: Սուրբ Գիրք շատ գեղեցիկ կը նկարագրէ զնա: Հանդար-տութիւն, խնարհսութիւն, գթու-թիւն և եղրայրոիրութիւն կը փայ-էին անոր ցարուց մէջ: Բայց անոր խոնդակաթ, մասածոց և հոգեար ընութեան մէջ կը տեսնուելուն նաև ոյժ և հաստատութիւն մոտաց, Ղուկ. Թ. 54 Հեղ էր, միանդամոյն պինդ և անվիչէր: Յովհաննէս առաջիկոյ էր Փրկին խայելութեան զոր իրրե-ակնատես կը նկարագրէ, Յովէ. ԺԹ. 35: Յովհաննէս կանուխ հստաւ Փրկին գերեզմանը, և յեւ համ-րարձման նորա, համարձակութեամբ կը քարոզէր աւետարտիւր Երուսաղե-մի մէջ, Գործ. Դ. 13, առ ոչինչ գրեզմ բանտարկութիւն, ծեծ և մահու սովանալիս: Աշանաւոր էր Յովհաննէս սէրն առ Յիսուս, և թե-րեւ պյա սէրն էր մահաւանդ քան փառափրսութիւն կամ սխալ կար-ծիք Գրիստոսի թագաւորութեան վրայ, որ շարժեց զՅովհաննէս ինդըն նատիւ յաշմէ Գրիստոսի յարբայու-թեան նորա, Մատթ. Ի. 20-24: կը կարծուի թէ Յովհաննէս մանկագոյնն

էր յառաքեալս : Ի սկզբան աշակերտ էր Յօվհաննու Մկրտչի , բայց երբ մանջառ զնիսուս , իսկոյն յարեցաւ ի նու : Ժամանակ մը նորէն դարձաւ յիւր առաջին դործն Գալիլեյի ծովուն քով , բայց շուտով կոչուեցաւ թողուլ ամէն բան և հետեւ Փրեկչին , Ղուկ . Ե . 5-10 . Գրիսոսոս մատնաւոր սէր սանէր այս կաթոդին և եռանդուն աշակերտին , Յօվհ . Ճ . 23 . ԺԹ . 26 . Ի . 2 . ԽԱ . 7 : Ի վերջին ընթրիս , Յօվհաննէս ծռեցաւ Գրիսոսի անջաց վրայ , և ի մեռանենք նման յահճնեց Յիսուս իւր մայրը : Գետրոսի և Յակոբոյ հետ աեսաւ պյախերպութիւնը , և Փրկչին տագնապն ի գեթամանի : Տես Յակար : Յետ համբարձման Տեսան մերոյ Յօվհաննէս մեաց յերսուացէմ , ուր է նա մին ի գըլիաւոր սենաց եկեղեցւոյ , Գալա . Բ . 9 : Կը կարծուի թէ յամի Տն . իրը 65 ին Յօվհաննէս գնաց յԵփեսոս , և աշխատեցաւ տարածել աւետարանը Փարք Ասիս մէջ , ուր , յետ բազում՝ ամաց մահուան Պօղոսի , եղաւ պատուավ և ազգեցութեամբ ծանօթ և երեկի : Յամի Տն . իրը 95 ին արքուուեցան , հաւանականապէս առ Դոմետիանոսի , Պատմոս կղզին , ուր ունեցաւ այն աեսիները որ նկարագրուած են Յայնութեամբ մէջ : Յետոյ դարձաւ Յօվհաննէս յԵփեսոս , ուր ապրեցաւ մինչև ի խօր ծերութիւն , պյանդէս որ գժուարաւ կրնար երթալ եկեղեցւոյ պաշտօներուն առանց օգնութեան իւր աշակերտներուն : Յօվհաննէս չկրնալով այլ ևս երկայն քարոզներ առալ , ուժոր էր ըստ ժողովրդեան : “Մանկանք , սիրեցէք զմիւմանս , ” և երբ անմիք այս կարճ իրաւաւն ստէպ կրկնութեան վրայ կը զարմանային , Յօվհաննէս կ'ըսէր . “Այս է Տէրոջ պատուերը , և է բաւական եթէ կատարէք .” Ոսկերերան , կղեմէս և կւաներիոս կը պատմեն թէ : Յօվհաննէս ի դարձին ի Պատմունէ իմացաւ թէ իւր նախկին աշակերտներէն պատասխնի մը խօյս տալով լիւնանք , մտաւ էր աւազակոց խօմին մը : Ծերունի առաքեալն երթալով աւազակներուն լեռային որդը , գտաւ այն պատամին : Աստաւած օրհնեց իւր ծառա-

յին աներկիւզ և հաւատարիմ սէրը , և պատանին համնզուելով ազատեցաւ յաւիտենական մահուան կորուստէն : Յօվհաննէս մեռաւ յԵփեսոս յերրորդ ամին Տրոյիսանսի , յամի Տն . 100 , և էր յայնժամ , բայց բանից Եպիփանու , իննասուն և չորեք ամեայ : Յօվհաննու մարմինը թաղաւեցաւ քաղքին մօս , և եկեղեցւոյ հարց շատերը կը յիշեն թէ հան էր առաքելոյն գերեզմանը :

Բայց անզին Աւետարանէն և Յայտնութեան գիրքէն որ Յօվհաննու անունը կը կրեն , ունինք երեք թուղթ Յօվհաննու : Աւածինն է կաթողիկէտ , պյանդէն ընդհանուր , որ հաւանականապէտ Աւետարանին հետ ի միասին հրատարական է , և կը հերքէ Գրիսոսի անձին վրայ քանի մը զնսոստիկան մնարութիւններ . բայց այս թուղթը գրուած է մանաւանդ ի շնել ընդհանուր եկեղեցին ի ճշմարտութեան և ի շնորհս , և առանձինն ի սուրբ սէր : Երկրորդ թուղթը գրուած է “առ ընտրեալ տիկինն , կամ , առ սրանէլին կիւրիա , որ էր հաւանականապէտ քրիստոնեայ սն կին , երեկի բարեկալաշութեամբ և օգատակարութեամբ : Երրորդը գլուխուած է առ Գայիսոս , զոր Յօվհաննէս կը գսվէ իրը հաւատարիմ և հիւրենիալ , և կը յորդորէ աենէլ մէտն բարի գործի մէջ : Յայնութիւնը և թուղթը Յօվհաննու , ինչպէս կը կարծուի առ հասարակ , գրուած են յամի Տն . իրը 96-98 : Ասոնք վերջին գիրքերն են Նոր կոտակարանին , որը հաստատութեան մեծապէս օգնած է Յօվհաննէս իրը կամ ի առաքեալ :

3. Յօվհաննէս որ կոչեցաւ Մարկոս : Տն Մտրիկա :

Յավթագար , 4. որդի Սամասյ , եղբօր Դամբի , պյանդիուրուրդ , բարեկամ Ամենասյ , Բ Թագ . Գ . 3-5 : Բայց և պյանդէտ կը թափ թէ վաղ իմացաւ Արիստոզանը միաբը քրոջն անարգանաց վետք ինդելու յԱմենասյ , և ցրրաւութեամբ և առանց մեղագրանաց յիշեց իւր պարեկամին սպանումը , Համար 32-33 :

2. Մին յորդոց Ռեկարոյ , Կենե-

ցե, սերեալ ի Յօվարայ, յաներորդւոյն Մագիստրի: Եր զլուն Խերաբեանց առ Եկուա, և կը թաւի թէ պատուէր ուուած էր անոնց հրաժարել ի դիմուայ, Դ Թագ. Ժ. 15. Ա Մնաց. Բ. 55. Երեմ. Լ. Ե. 6-10. Տես Ռեքարեանք:

Յօվամարան, Պոդէւ Տիւուն, Ա. Ղեացի, որդի Գերսոնի և թռուն Մովսէսի: Այս Յօվամարան, յետ մահուն Յեսուսայ անզգութեամբ եղաւ քահանայ, նախ Միկոյի, և պապ Դանեանց ի Լոյսի կամ ի Դան, ուր սերունդք նորա յաջորդեցին նման մինչև ի գերութիւնն, Դաստ. Ժի. Ժի.

2. Երէց որդի Սաւուղի, մին ի յաւարարոյ անձանց որ կը յիշուին ի պատմութեան Հին Կտակարանի: Պատմութիւն քաջութեան Յօվամարանու ի Մարման, Ա Թագ. Ժ. 4. և Ժ. 1. յայսանի կ'ընէ անոր հաւատքը, անոր քաջութիւնը (տես Ա Թագ. Ժ. 4. 3) և գութը և սէրն զոր սևնէր առ նա ժողովութզը, որ չուզեց Յօվամարանու մահն Սաւուղի անմիտ ու խանի պատճառաւու: Այս քաջ և զեհանձն իշխանը կը սիրէր զիակիթ իւր անձին պէս, Ա Թագ. Ժ. 4-5. Ժ. 2. Ի. և թէպէս դիտէր թէ իւր բարեկամն ընտրուան էր Աստուածէ ժառանգել գահը, ապաւարար թողուց անոր իւր իրաւունքն ի յաջորդութիւն թագաւորական աթռոին, և հանդերձ հաւատարութեամբ առ հայր իւր պահէց նաև մաքուր և անշահամենդիր բարեկամութիւն ընդ Դաւթի: Յօվամարան ինկաւ իւր հօրը Տես ի կուուին Փըզզուացոց Գեղրուայ լնար: Զիսյ երգ մը գեղեցիկթեան և գորովչ կողմանէ պյոդէս չընադ ինչպէս Դաւթի ողդն իւր բարեկամին վրայ, Բ Թագ. Ա. Դաւթիթ ննդրեց յեայ Յօվամարանու որդին Մեմփրութէ և ննամեց, Բ Թագ. Թ.

Յօվաման, ունաչ, մին ի փոքր մարդարէց, ծննդեամբ ի Գեթքորեայ յերկրին Զարաւորնի, Դ Թագ. Ժ. 7. 25: Հրաման ընկալու Աստուածէ մարդարէանալ նինուացոց, հաւահականապէս առ Յերովուամու Բ. իւ, կամ յաւաջ քան զթագաւու-

բութիւն նորա, որ կը սկսի 825 ին նախ քան զիբ. : Յովսան կարծելով իւսուափել Աստուածոյ պատուէրէն, նուարկեց ի Յովովէ թարսիս երթալու, որպէս զի որշափ հնար էր հեռու գտնուէր նինուէն ուր հրամայուած էր երթալ: Յայց հանդիպելով այիկութութեան, նետուեցաւ ծովը իւր խսկ հանութեամբ, և հրաշիւք պահուեցաւ ի փոքր ահազգին ձկան որ կլեց զթովան: Տես կես: Ա. Ա. Ա. Յ. Յ. Յ. և Հասմեական վլուգ փոփտ առած կը թուին այս ազդիւրէն: Յետ իրց աւուրց, որ օրինակ են Տեսան մերց Յաւուն ի գերեզմանի, ձուկ փոփեց զթովան գուրս ի ցամուք: Աստուածոյ խօսքը երկրորդ անգամ համարյաց անոր երթալ ի նինուէն, և Յօվամարան Հասմանդ եցաւ: Նինուէր մեծութեան և բազմամարդութեան վերաբերեալ ակնարկութիւնք որ կան այս պատմութեան մէջ՝ կը հաստատուին ուրիշ հին պատմութիւններէ և արդի զնուութիւններէ: Տես Նինուէն: Յազգարարութենէ մարզ արթին Նինուէացիք ապաշխարեցին, և ըսպանացեալ կործանումը յապաղեցաւ: բայց Յօվան տեսնելով թէ իւր գուշակութիւնը չկատարուեցաւ և Աստուածոյ ժողովրդեան թշնամեաց ինչպատեցաւ, արտօնեցաւ, ուստի և հարկ եղաւ Աստուածոյ երկայնմուռ թեամբ, գդմնել զի միջցաւ, ուրիշ իրատ մը տալ Յօվանու: Տես Դըդմենի:

Այս պատմութեան ճշմարտութիւնը կը հաստատուի Քրիստոսի կրկին վկայութեամբ, Մատթ. Ժ. 39-41. Ժ. 9. Ա. ուկ. Ժ. 29-32: Յօվանուն գէղքը շատ իրատակրնէ, քանզի կը ցուցնէ թէ Աստուածոյ համբանամին կառավարութիւնը կը ձգուի առ հեթանոս ազգո, և թէ անոր շնորհքը ուսահմանեալ չէ միայն իւր հաւապտացեալ ժողովրդեան:

Յօվաման, Տես բարուար, բարեկամութագաւոր Յօվադայ, որդի և յաջորդ Ասոյի: Ական թագաւորել ի հաստակի երեսուն և հինգ ամաց, իրը 914 ին նախ քան զիր: Եթագաւորեց քան և հինգ տարի: Յօվաման պատմութիւնը գրաւած

է թագաւորաց Գ. գրոց մէջ, ԺԵ. 24. ԻԲ. Բ. Մնաց. Ժէ. ի. Յավաս-
փատ երեւէլ էր նախանձու ծնմարիտ
կրօնից, և հաստատ ապաւինու-
թեամբն յԱստուած: Խոպան մող-
րեց երեխը հաւապատութէնէ, վե-
րստին հաստատեց Աստուծոյ հրա-
մանները, և հոդ արար ազգովը-
դեան կրօնական կրթութեան: Թա-
գաւորսւթիւնն Յավասփատու եղաւ
յաջոզ և բարենշան ներքոյ և ար-
տաքրոյ: Անոր կենաց մեծադզոյն սիա-
լումն եղաւ ինամութիւնն ընդ ամ-
բարշտին Աքաւարու, որոյ անզգամ
գուռուրը Գոթոզիս նախ զրդովից
Յուդայի Թագաւորութիւնը, ուր
յետք Թագաւորոց ինքնազուիւ:
Յավասփատ Աքաւարու հետ բանուե-
ցաւ ձախող պատերազմի մը Ասոր-
ուց դէմ, բոյց շուտով գարձուց
իւր ջանքն ի նպատակ կրօնից և ար-
դարութեան: Ուրզիսյի հետ առե-
արտկան գործի մը ձեռնարկելով
չաղաղուցաւ, և շուղչ երկրորդ
փորձ մը ընել, Գ. Թագ. ի.Բ. 49, 50,
բայց Ուրզիսյի յաջորդին Յավասփատոյ
հետ միաբանեցաւ ի պատերազմի նո-
րա ընդգէմ Մավարացւոց: Կը թուի
թէ այս եղաւ պատճառ որ Մավ-
րացիք, Ամմնացիք, Եղավմայեցիք
և Ասորիք մեծ բազմութեամբ եկան
Յավասփատու վրայ, բայց Յավասփատ
դարձեալ եղաւ յազմող հաւասարվէ
յԱստուած: Յավասփատու մեռաւ
վաթօնամնի:

Յավասփատու նովիտը, կամ յոր
դադաստանի Աստուծոյ, այլարանտ-
կան անսման աեղոյ ուր Աստուած
որիտի դատէ զթշնամի ժաղովդեան
իւրոյ, Յամէլ. Գ. 2, 12: Պատճառ
չկայ որոշ աեղոյ մը սեպհականիլ
այս անունը, կամ կարծէլ թէ կա-
պակցութիւն ունի այս անունը
Յավասփատու այն մեծ կառաջն հետ
որ նկարագրուած է Բ. Մնացարդաց
Լ. գլխոյն մէջ: Այս պատերազմի լոկ
օրինակ մը կրօնայ համարուէլ ընդ-
հանուր գատառուանին, և ոչ աւելի
ինչ: Բայց և այնպէս երրորդ դարէն
հետէ Յավասփատու համբա կամ ձոր
անունը արուած է այն խոր և նեղ
լմանաձորոյն յարեւէից Երուաղեմի,
որ կ'երթոյ ի հրասիր և ի հարաւ ի

մէջ քաղաքին և լերինն Զիթենեաց,
և կը կոչուի ի Սուր Գիրս հեղեղոտ
կեդրոնի: Տես Երաւապիմ:

Յավասի, 1. մին յեղարց Տեառն
մերոյ, Մատթ. Ժ. 55. Մարկ. Զ.
3: Յիսուսի եղբայրներն ի սկզբան
շենին հաւատար անոր, բայց յետ
յարութեան նորա կը գանուին Ցի-
ուուի աշակերտաց հետ, Յավ. Բ. 12.
Ե. 5. Գործ. Ա. 14:

2. Որդի կղեսպոյ և Մարիամնւ,
ունակ նոյն կը համարին զառ ընդ ա-
ռաջնոյն, Մատթ. Ալ. 56: Տես Յա-
կարս 3:

3. Տես Բառնարաս:

Յավսկի, 1. որդի Յակոբոյ և սի-
րելոյն նորա Ռուբենի, ծնեալ ի Մի-
ջագետու, Ծննդ. Լ. 22-24, 1747 նախ
քան զի՞ր: Նշանաւոր է մանաւանդ
այնու զի Աստուծոյ զարմանալի նա-
խախնամութիւնը բարձրացցաց զնա
բանաէն մինչև յառաջին պաշտօնէ-
ութիւն Փարաւոնի, և միջօց ըրաւ
ընա փրկելու անթիւ մորգոց կեան-
քը: Յավսեփոյ պատմութիւնը Սուրբ
Գործ քան զամնայն զաւարձուի և
իրատական պատմութեանց մին է,
և գրուած է աննման կերպով ընա-
կան, պարզ և որատուուշ ոճով:
Բայ մը շետ կրնար զեղչել առանց
եղծաննեւու անոր գեղեցկութիւնը, և
ոչ հարկ կայ պարզել ջանալ զայն,
ոյն աստիճան ընտանի և դիւրիմաց է:
Այս պատմութեան մէջ կը տեսնուի
յայտնի և յաստի թէ նիզպէ Ասո-
ւած իւր ինամուզ տեսչութիւնը կը
տարածէ ամէն բանի վրայ, մեծի և
փոքր, սրբէս զի օր քան զըր աւելի
ի լշու ածէ իւր ընդհանուր նպատա-
կը: Զկայ պատմութիւն ի Սուրբ
Գիրս որ քան զպատմութիւնն Յավ-
սեփոյ աւելի յատակ ցուցնէ Աս-
տուծոյ երկեւզին պահպանիչ և աղ-
ուուտցուցիչ զօրութիւնը, և զա-
տանեաց և մանկամարդաց համար
անոր առանձին յարգը: Ուրգիսկան
դթոյ և անյողդողդ հաւատաց, զգա-
ուութեան ի մանկութեան և համբե-
րութեան ի թշուառութեան, կենաց
ամէն վիճակի մէջ զգօնսութեան և
ուզութեան, միշտ զւարթութեամբ
շրջելու ընդ. Աստուծոյ, և ի մահ-
ուան հոգին և մարմնը միանգ ամպյն

Առոտուծոյ ձեռքը յանձնելու սիրուն պատկերը տեսնելով ի Յովսէփ, Երբ. Ժ. 22, անտարակայոս պիտի գոշին մահուկ ընթերցողք մեր, Ո՞վ, իշխու Առոտուծն Յովսիփոյ ըլլար նաև իմ Առառուծս, Մնադ. Լ. Ե. և Լ. Թ. -Մ. Յովսէփ մոռաւ հարիւր և տասն ամաց, 1637 նն նախ քան զբա, և երե հարոցիւլացիր, մէկ ու կէս գար եւքը, եւան Եգիպտոսէ, առին Յովսիփոյ սոկրերը, և հուսկ ուրեմն թաղեցին զանոնք ի Արքէմ, Ել. Ժ. 19. Յեռ. Ի. 32. Մահմատական շիրեմ մը կը ծածկէ զարդիս աեղին որ ընդհանրապէս, և թերես ուղղութեամբ, կը կարծուի լինել աեղի թաղման Յօվսիփոյ, Քարեց ած քրոնի պատած և բարձր ծառակալ պաշարուած և զառուած լը սիկ տեղ է այս, յարեւեմեան մուտս Անեւքմի Հովտին, այն հովիար գացողներուն աջ դին և աւելի մօտ Գիրազ լեռան քան Գարիգնի:

2. Այլ Մարեմայ մօր Քրիստոսի: Ազգահամար ոռոր արուած է Մարեմ. Ա. 4-16, մինչև Դաւիթ, Յուդա և Արբահամ: Տես Ազգաքանարքիւն: Յօվսէփ կը բնակէր Գալիլեայի Նազարէթ քաղաքը, ուր կը գործէր զարուեստ հիւնութեան, զոր ուսաւ նաև Քրիստոս, Մարկ. Զ. 3: Յովսէփ էր այր բարեկաշ և մեծարյա, ինչպէս կը տեսնուի անոր վարսելուն եղանակէն Մարեմայ և անոր սրբւոյն հետ: Յօվսէփ և Մարիամ ի միասին կ'երթոյին Երւուալէմ ի զանակին, մինչ Քրիստոս էր երկառանանամակ, Ղուկ. Բ. 41-51: Արդիշետե Սուրբ Գրոց մէջ աւելի քան մը յիշուած չէ, և որպէսիւան Քրիստոս իւր մայրը յանձնեց սիրելի շշակերտին, ընդհանրապէս կը կարծուի թէ մեռած էր Յօվսէփ յառաջ քան սկսանել Յիսուսի իւր հրազարակական պաշտօնք: Կ'երեի թէ Յօվսէփ քաջ ծածոթ էր Հըրէից, Մարկ. Զ. 3. Յօվս. Զ. 42:

3. Մնագեամբ յԱրքիմաթիսյ, բայց Քրիստոսի խաչելութեան ժամանակ կը բնակէր Երւուալէմ: Յօվսէփ Արքմաթացի անտարակայոս հաւատացած էր Մեսփային, և "ակն սւնէր Առուծս, թագաւորութեան", իւր

անդամ Հըրէից աղդային ժողովին և գէմ կեցու Փրկչին ի մահ դատապարտութեան դորձին, բայց ի զուր, Ղուկ. Ի. 9. 51: Երբ ամէն բան կատարուեցաւ, Յօվսէփ դնաց համարձակութեամբ առ Գիրատոս, և ինդրեց Յիսուսի մարմինը: Արդէն գէշեր էր, և սկսած էր Հըրէից շարթը: Ուստի Յօվսէփ, օգնութեամբ նիկոգիմնորի, զատեց Յիսուսի մարմինը Խունկերով առժաման, և դրաւ զնա իւր գերեզմանը, Մարկ. Ժ. 43-46. Յովս. Ժ. 38-42:

4. Աշտէերա Քրիստոսի, կը կոչուի նաև Յուսառ և Բարուարա: Տես Բարսարա:

Յօվսիս, Մրգի Ամոնի և Թռանորդի Եզէկիայ, բարեկաշ թագաւոր Յութաւոր Յուրոգէց տաճարին դաշտանը, և բերաւ ի կարգ և յուզզութիւն ազգին կրօնական զեղծութեամբը: Ոչ ոք ի թագաւորաց Յութայ առաւել քան զՅօվսիս ջնջեց մատիւր կռապաշտութեան հետքը երկրէն: Ի մէջ այլ դործոց, զզծեց կոսց բագիներն ի բեթէլ, պյունկը անձնց վրոյ անձնց մեռած քուրմերուն ու կրիւր զոր հանց գերեւուններէն, ինչպէս որ աւելի քան երկ հարիւր տարի առաջ մարգարեացուած էր, գ. Թագ. Ժ. 2: Մինչ տաճարը կը մաքրուէր և կը նորոգուէր հրամանաւ Յօվսիս, բահանայք գտան տաճարին մէջ Մավսիսի հնդկամատենին, թերեւ բնագիրը զրեալ ձեռամբ Մօվսիսի: Հըրէից թուլութեան և կռապաշտութեան նախին օրիրը Սուրբը դիրքն անտես եղած էր, և նոյն իսկ բարեկաշ Յութայ իւսուվեցաւ կարգալով նոր գտանուած գիրքին վլրջն գլուխները զորս երրեց տեսուծ չէր տաշջ: Այս դիրքին մէջ սպանացուած պատուհաններն ազատ ըլլալու համար Յօվսիս իւնարհեցաւ Առուծոյ առջեւ, և ջանաց յաղաշխարութեան ածել ժողովութը: Յօվսիրեց զնուած նորոգէլ իրենց ու կանանց ընդ Ենովոյի, և առանց զատիկը մէծ հանդիսիւ որպէս նըման աենուած չէր այս տօնին հաստատութեան սկիզբէն հետէ: Ժազդեցրեան դարձն ի սրաէ չէր, ուստի և չկրցաւ գարձունել աստածային

պատուհասը։ Բնոյց Յօվիկա մեռաւ յառաջ քանի դշատանել չըրեաց։ Յովսիս ինկաւ ի պատերազմին ընդ Փարաւունի Ներաւովայ, զորոյ անցքն իր երկրէն ստիպուեցաւ արգեել Յովիկա, վասն զի Ներաւով կ'երթար Ասորեստանի Թագաւորին վրայ։ Երեմիա և բոլոր ժողովուրդը խորին ցաւով կ'սորային այս իմաստուն թագաւորին մահը, Զաք. ք. 11. Յովիկա սկսաւ թագաւորը ենի ին նախ քան զՔր., ի հասակի ութ ամաց, և թագաւորեց երեսուն և մեկ տարի, Դ. Թագ. ին. իԳ. Բ Մանաց. Լ. Դ. Լ. Ե.։

Յովլու, բառ որ կ'ելլէ Յաւնարէն Եօն- (1) և Երրոյեցերէն Եօն (2) զըրոյն անունէն։ Երրայեցերէն պյուրենի մէջ յովտը փորբագոյն դիրէ է, ուստի և կը գործածուի դոյզն կամ չնչին բան մը ցուցինելու, Մատթ. Ե. 48. Տես Նշանագիր։

Յովվամ, 1. որդի Աքաարու արքոյի Խարսյելի, յամորդեց իւր եղբօրը Ոքողիսի, 896 ին նախ քան զՔր., և թագաւորեց երկոստասն ամ։ Յովվամ արգելեց Բահազու պաշտօնը, բայց հետակեցաւ Յերրովամն մեղաց։ Ասոր թագաւորութեան ատենը Մովարացիք ապատամերեցան։ Յովվամ թիկունք հնելով իւրին ըզ Յովվաֆատ, Յուդայի թագաւորը, և Հրաշիւր ազատուելով երաշուութենէ ի շարհս դաշնակցին իւրոյ, յաղթեց Մովարացւոց մեծ կոտորածով։ Ու յետ բազմաց Յովվամ պատերազմ սւնեցաւ նաև ընդ ինհատագոյ արբայր Առորոց, և ընդ Ազոյելի յաջրոդին թենադադայ։ Ասոր թագաւորակ ամամանակն էր որ Սամարիա ապատեցաւ հրաշիւր պաշարմանէ և սովէ, և գործուեցան Եղիսէի այլեայլ պատճելիքն, յարոց մին էր Նէւեմանայ բժշկութիւնը։ Յովվամ վիրաւորուած էր ի հռուին ընդգէմ Ազոյելի, և սպանուեցաւ Ռամանվթ Գաղայադու արուարձաններուն մէջ ձեռամսի զօրավարին իւրոյ Եւուայ։ Մարմինը տարսուեցաւ Նարազթայ յեզրայելացւոյ արտը, Յովվամն վերջացաւ Աքաարու տուհմ, Գ. Թագ. իԱ. 18-29. Դ. Թագ. Ա. 17. Գ. 1. Զ. 9.

2. Որդի և յաջորդ Յօվսափատասւ, արքայի Յուդայ, Թագաւորեց իւր հօր հետ, 889 էն նախ քան զՔր., չորս տարի, չորս տարի ևս առանձին, ընդ ամենայն ութ տարի։ Դըքախտութեամբ ամուսնացեալ էր Աքաարու և Յեղարելոյ գտներ Գոթողիայ հետ, որոյ չար ազդեցութիւնը պատճառ եղաւ որ Յովիսամոյ թագաւորութիւնը եղաւ անէծք այն երկրին։ Յովվամ սպանեց իւր հնագեցոյն երեւ և յափշտակեց անանց սացաւածքը։ Եմյծ Փիւնիկեցւոց կուռքերը և անոնց պաշտօնը Յուդայի երկիրը։ Աստուծոյ բարկութիւնը հասաւ վերջապէս։ Յովվամ մնաց անօդնական յապստամբութեան Եդավմայեցւոց որ յաջողեցան, ինչպէս ի Կրկին արշաւան Փղշտացւոց և Արարացւոց։ Յովվամն երերը, քաղաքը և տունը կազմուեցան սոսկալի թանչպին հիւանդութենէ, և յետ մահուան իւրոյ Յովվամ թագաւորաց գերեզմաննը թագուելու պատուէն անգամ զրկուեցաւ, Դ. Թագ. Ը. 16-24. Ը Մնաց. իԱ.։

Յօվգանան, գլխաւոր գետ Պաղեստինու, որ կը հոսէ ի հիւախոյ ի Հարաւա, և կը բաժնէ Սուու երկիրն յերկուս մասունու, որոց մեծագոյն և կարեւորագոյնն է արեմուեան։ Կան երկու փոքր գետեր, որոց երկուքն ալ կրնան համարուիլ ակն Յորդանուն։ Առոնց մին, մօտ ի Պանիրա, հինն կեսարիս Փիլիպպեայ, կ'ելլէ մեծ իսուոչէ մը որ ապառածուտ լեռան մը կողին վրայ է, և կը հոսէ մզոններով գետ յարեւունան հարաւա, ուր կը բաժնաւուի միու մեծագոյն գետակին հետ, որոյ ակն է ազրիւրն ի Եղիսէլ-Եղիսաք, երկք մզոն յարեւուից Պանիրասոյ։ Բնոյց թող զայսուիկ, կայ ուրիշ երրորդ և մեծագոյն գետ մը որ կը բզի Պաղեստինու արեմուեան սահմանէն անդին, մօտ ի Հասրիա, Հերմոն լեռան արեմուեան կողմը, կը հոսէ քան և չորս մզոն գետ ի Հարաւա, և կը միանոյ միու գետակներուն հետ՝ յառաջ քան զմաննել նոցա Մառուի ջարեւը, որ հիմա կը կոչուի ծովակ Հուլէկի։ Այս մօրուած ծովակը, երբ կը լից-



ուի, և իրը եօթն մզն երկայն, և կ'ըսդունի ուրիշ ոչ ռակաւ բայց գորդ գետակներ, մահաւանդ յարեւանից։ Տես Մարտին։ Յորդանան, Մառասի ծագմակէն ելլելով կը հսուէ իրը ինձ մզն գեղ ի հարաւ մինչև ի ծովս Տիրերեայ, որուն մէջ կը նշանարուի անոր յատակ և ուղիղ հսանքն իրը երկուասան մզն մինչև յիշեալ ծովուն վարի ծայրը։ Անտի յառաջ կը տանի իւր մահուածապատ ճամբան ի հարաւ, մինչև անոր վճիռ ջուրերը կը կորուսին Ասդունյ գառանահամ ծովակին մէջ։

Այս երկու ծովակներուն, այսինքն Տիրերեայ և Մեռեալ ծովուն, մէջտեղ է Յորդանանու հովիտը կամ դաշտը, Դ Թագ. 19. Բ Մնաց. Դ. 17. Արարացիք կը կոչեն այս դաշտն էլ-Ղ որ։ Անոր միջին լայնութիւնն է իրը հնագ մզն, բայց Երկուվի մօտ է երկուասան կամ հրնդեատասան մզն։ Այս հսանքին կամ դաշտին երկու դին մէկ ծայրէն մինչև միւսը կտա բլուրներ, որ յարեւարդիք կը բարձրանան սեղ ուզդորդ 4,000 կամ 4,200 ոորդ, իսկ յարեւելլիք կը վերանան աստիճան առափան բայց աւելի բարձր։ Հովիտը շատ առաջ է, և, բաց այն մասերէն որ կ'ուսուսւին ազրիւներէ կամ ա-

ռուներէ, առազուտ և առանց ծառաց, Տեղ աեղ ծածկուած է իիտ առ իիտ կոնաձե բլրակներով, և ուրեք ուրեք ունի նոցին նման բայց աւելի ցած և նեղ, հազիւ մզոնի մէ մէկ ութերորդին լայնութեամբ, գաշուաձե բարձրութիւններ։ Այս հսանքին մէջէն կ'անցնի Յորդանան օձաձեն, քան հովիտին ընդհանուր մաս կերեցիթը հնգ եռասաւանէ մինչեւ յիսուն սոց խորութեամբ։ Ափոնքը, ջրոյն կից, ծածկուած են իիտ առ իիտ ուռի, մշայ և վարդասարդ կոչուած ծառերով և թուփերով, և շտա անգամ ես քաշուելով մեծ վայր կը թողարկ խոտոց և ծառոց, Յորդանանու ոտորին մասին մէջ գետը պաշարեալ է շատ աեղ շամբերէ։ Գետին կից մացառուուց էին առաջ առաւեն գազանաց, որ հարկաւ գուրս կ'ելլին երբ գետը կը կսիէր մացառուուց, ուստի ելած է սա խօսքը, Այս աերիկա առիւծի պէս ամուռ բնակարանին վրայ պիտի ելլէ։ Յորդանանու ջուրերուն յորելլին, "երեմ Խթ. 19. Ծ. 44. Յորդանան հիմա աւելի խօրէն կը հսուէ քան յառաջ, բայց հիմն և ոչ միայն գետին բուն կապիճը կը լցուափ գարնան, այլև ջուրն այնշափ կը յորդէ մինչեւ ողողել աեղ աեղ.

Նաև գետեղը, Ա. Մնաց. ԺԲ. 15: Միայնալ նահանգաց նաւառորմինն պաշտօնակալներէն ի ինչ, որ 1848 ին նաւարկեց Յորդանանու մէջ, կը զեկոյէ թէ, թէպէս Գալիքնայի ծովէն մինչեւ Մեռեալ ծով Տերաւարութիւնը զաթառուն մղոն միոյն է ուղղեց գծիւ, ատարն բուն երկոյնաւթիւնն է երկու հարիւր մղոն, վասն զի կարի մահուածոյ և պատի պատէ գետը: Գետին լայնութիւնը տարրերէ է այլէայլ տեղեր եօթանասուն և հինգ ոտքէ մինչև հարիւր ոտք, իսկ խորութիւնն է երեքէն մինչեւ երկոտասան ոտք: Նաև ջրոյն չափը կը տարրերի յյժ եղանակ եղանակ և տարրուէ տարի: Հոռակինն է արար. և ուժգին, և ունի շատ տեղ յորձանք և ջրվէժներ, յորց իրը քան և եօթը կը յիշէ ինչ իրեւ վտանգաւորնան ոյն երկաթեղէն նաւակներուն համար ուրոք կը նաւարկէր այս պաշտօնակալը: Տիբերեայ ծովը 312 (ըստ Լինչի, 653) ոտք ցած է քան զմակերպոյթ Միջներկանին, իսկ Մեռեալ ծովն իրը 4,316 ոտք, ուստի և Յորդանանու շղութիւնն այս երկու ծովոց մէջանք է 1,000 ոտք: Զուրք Յորդանանու են զով և քաղցրը, և Գալիքնայի ծովուն պէս նաև Յորդանան է ձենաւէս: Գետն ունի քարաշէն կամուրջ, սարք քան զնավակն չուլէի (աես Գեռուր), և ուրիշ կամրջի մը աւերակները կան տակաւուի ի հարաւոյ Տիբերիոյ ծովան: Այլևայլ հունք, դիրքանցանիլք հասարակ եղանակներու մէջ, կը յիշուն ի Սուրբ Գիրի, Դատաւ. 28. ԺԲ. 5. Բ Թագ. ԺԸ. 22-24: Գետն անցնելու համար կը դորժածուէրն նաև նաւակներ, Բ Թագ. ԺԲ. 17, 18, 39: Տես Շավ. 4:

Յորդանանու տարեալ յորդավթեան առենն անցան Յեռու և Խորոյէլ գետէն, Ցես. Գ. 15: Բայց և այնպէս ուժգին և յարեալ գետը զկոյ առաւ յանկարի յանդիման Երկեռվիլ, և մինչ ստորին ջուրերը կը հոսէին դէպ ի ծով, վերինը հրաշնեք կեցան, և թողին գետին մէջ ընդարձակ անցք խօրոյէլի ժողովրդեան: Յետ պյառիկ երկու անձինք ևս ան-

ցան հրաշիւք ընդ Յորդանան, Եղիս և Եղիսէ, Դ Թագ. Բ. 8, 14: Յորդանանու ջուրերուն մէջ բժշկուեցաւ բորսոն Նէկեման, և կորսուսեալ կացինը լողաց բանիւ Եղիսէի, Դ Թագ. Ե. 14. Զ. 6: Հօն մկրտուեցաւ նաև մեր Փրկիչը, Մատթ. Գ. 13, և այս գիտաց յիշատակը կը կատարեն ասարք և ատարի ի մէջ ապրի ամայ հազարաւոր ուխտաւորը անսունեալ քիստոնէից այլեայլ գտաւնովթիւններէ: Այս ուխտաւորը ժամանդրեալ որ մը և ընդ պաշտպանութեամբ Օսմանեան զինուորաց, կ'երթան յայցելութիւն գետայն, կը խմեն ջուրէն և կը լուացուին գետը, և յետ միոյ կամ երկուց ժամանց կը գտանան Երուսաղէմ:

Յորդանանու գլխաւոր ճիւղք են, Երմաք, ի հնում՝ Հերումպու, բաւական մեծ գետ, և Յարբոկ, երկորին ևս յարեւելից: Կամ նաև ոչ սակաւ մանր մանր վտակք և շատ ինը այլին առաւք, որ ամառը կը ցամքին հետոցէաւ: Յայնիս Յորդանանու կը նշանակէ գետին արեւելան կողմը, բայց յառաջ քան զնուածել Յեռուայ կաղզեատին, կը նշանակէւ արեւմեռեան կողմը:

Զարդիս Յորդանան կը կորսուի Մեռեալ ծովուն մէջ բայց շատերը կը կարծէն թէ, շատ հին ժամանակ յառաջ քան զկործանուն քաղաքացն որ եին ի հովտին Սոգոմոյ, Յորդանան կանցնէր Մեռեալ ծովուն և Աթդիմի ձորէն, և կը հոսէր դէպ յառաջ մինչեւ կարսոր ծովուն Եղանեան ծոցը: Արդար Մեռեալ ծովուն հարաւային ծոյըը կապուած է Եղանեան կամ Ագապոյի ծոցին հետ այն մեծ հովտին որ Արարերէն կը կորսուի Ելշ-Արապահ, և է Եղ-Ղորի, այսիդին Յորդանանու հովտին մասը: Հովտուն է ի մէջ հորաւոյ և հարաւային արևմտեան հարաւայ: Երկայնութիւնը, Մեռեալ ծովէն մինչ յԱղապա, ուղիղ գծով է իրը արարի մզոն: Մեռեալ ծովուն ծոյըը էնաւութ դաշտ մը կը տարածուի դէպ ի հարաւ ըլուրներու մէջ և հաւառար ծովուն երեսին, մինչեւ ութ կամ տասն մղոն հեռու, ուր կրային գահաւանդ մը, վաթսունէն

մինչեւ սւթառուն սոք բարձր, բնդ մէջ կը կարէ գաշտը, և կ'երթայ ընդ լցանութիւն հովտին կողմէ ի կողմ, բայց իւր արևմտեան ծայրը կը թողու իր կէտ մզոն լսյն հովտի մը անցքը. Այս հովտը կ'երթայ մզններով գէպի հարաւ ի մէջ լսյն և ամսյի հովտին Ել-Արապահ որմէ յետոյ գուր կ'ելլէ, և օրյ ջուրը կը տանի ի Մեռեալ ծով: Վեցիշը ըլ գահանագդ, որ հաւանականապէս Սլուրք Գրոց Ակրաբրիմ կամ կարիմ կոչուած ապառաժն է, այն տեղն է ուր Ել-Ղորը կը վերջանայ, և կը սկսի Ել-Արապահն, որ անտի կ'երթայ անընդհատ մինչեւ յԱլգապա: Երկուստեր Ել-Արապահն կը քերին շղթայք լերանց. Բայց գետք որ կ'իջնեն այս լեռներէն կ'ըլլան անհնա իրենց կոպճուա ճամփուն մէջ յառաջ քան զհասանեն ստորին հովտը, այնպէս որ այս ստորին հովտն է ամառը գրեթէ առանց ջրյ, որ Անապաս Արարիոյ մէջ միայն կը բուհունէ բոյս և ծառ, և կը գործէ զայն բնակելի: Բայց հովտին մէջ չկայ ամեննեին դշովն նշարակ ճանապարհի կամ ուրիշ որեկց ձեռագործի արուեստու մարդոյ: Կարծիքը թէ Յորդանան ի սկզբան կ'անցնէր այս մեծ հովտն սուսկութիւն չունի, վասն զի Մեռեալ ծովն իր 1,300 սոք ցած է քան յԱլգապայի ծոցը, և վասն զի մօտակայ տեղեաց մեծ մասին ջուրերը կը հօսեն գէպի ի հիւսիս Մեռեալ ծովը: Հարկաւ նաև Յօրդանան կը թափէր ի սկզբան և մինչաւ հիւմա յիշեալ ծովէ և կը մաս հոն, ապա թէ ոչ հարկ է առել ըստ կ'ինչի և այլց, թէ էտք տարակուսելի է այսպէս կարծէլ, թէ Մեռեալ ծովն, և ընդ նման բույր հովտը գէպի ի հիւսիս և ի հարաւ, յիւրեանց նախնի բարձր գրից իջան յայժմու խորագյուն դիբը, թէ երես բազմօք յառաջ քան այն ահեղ պատահարը որ տուալ լովտայ պատանենք լեռը, և Ծննդ. Ժթ. 17-

28, 30. Տես Ծով 3:

Յօրծանեւտ, Գործ. իշ. 17, հաւանականապէս վուանդասոր աւազութը և պայութ երկու ծոցերուն մէջ Ագրիկէր եղելը ի հարաւոյ

Մալդայի: Այս ծոցերը կը կոչուէին Մեծ և Փոքր Ակրափս, և յորոց կը սոսկային նախնի նաւավագործ: Հզո՞ր յորմէ վարեցան Պօղոս և ընկերը նորա՝ կը սոտառնար նետել զանոնք ի Փոքրն Ակրափս:

Յօրծանթք, են քաջ ծանօթ երեւոյթք յարեկելո, և կը կարծուի թէ կը պատճառակին ուռառցիկ կամ պատակ հովէ: Թանձր, սեաւ, ձաւառածէն ամդ մը կը տեսնուի կախեալ յերկնից, և այս ամսը երբեմն կը շարժի արագ ծովին վրայ, որմէ երբեմն երբեմն կը բարձրանայ ջուրը կոնածէն և կը կցի վերնոյն: Ուր որ առողք կը միանան, սիւնը կրնայ երեք սոք թանձր ըլլալ, և երբ այն սիւնը կը կորի, հեղեղք ջուրց կ'իջնեն վար: Այս բառը կը գտնուի Խթ. ապղմոսին 7 համարին մէջ, ուր սակայն սաղմոսերգուն կը թուի ակնարկել ջրվէժներ:

Յուղա, 1. չորրորդ սրդի Յակուայ և Լիայի, ծնեալ ի Միջագետս, 1755 ին նախ քան զիր, Ծննդ. Խթ. 35: Պատուաւոր անձ է ի պատութեան Յովոնիայ, Ծննդ. Լի. 26, 27. Խթ. 16-34, բայց ոչ այլպէս ի պատմութեան Թամարայ նսույն իւրյ, Ծննդ. Լի.: Յակուայ վերջին օրհնութիւնը կը մարգարէանայ Յուղի ազգատահմին զօրութիւնը և յաշողութիւնը, և այն ցեղին տեսեն իրրե ցլսւի հրեական ազգին մինչ Քրիստոսի ժամանակը, Ծննդ. Խթ. 8-12: Թէպէտ Յուդա չէր անդրանիկ, շուտով համարուեցաւ իրրե ցլուխ սրդւոց Յակուայ, և ցեղ նսրա եղեկ քան զայլ ցեղու իսրայելի հզոր, և թուով բազում: Պաղեստինու հարաւային արեւելեան մասն ինկաւ բաժին այս ցեղին: Տես Հրեատան: Յուդայի երկիրն սահմանագուսին եր Երուսալեմ, նիստ հրեական պաշտաման, և Յուդայէ ելաւ Դաւթիթ և անոր թագաւորական զարմը, որմէ սերեցաւ Փրկիչն աշխարհի:

Յետ գարձին ի գերութենէ, Յուղի ցեղը գրեթէ միացուց իրեն հետ բոլոր Երրայսական ազգը, որ յայնմէն ծանչցուեցաւ իր Հրեայ, կամ Յուդայեան, իրրե սերտնդ Յու-

գայի : Յուդա , երբ կը յիշուի իբրև տարրեր յիսրոյիլէ կամ յԵփրեմայ , այսինքն Սամարիոյ թագաւորութենէն , կը նշանակէ Յուդայի թագաւորութիւնը և Դաւթի սերունդը : Տես Երրայցեցիք և Թագաւոր յառաւը : Այս ցեղին նշանաւոր յահութիւններէն մին այս է , որ պահեց ծմարիտ կրօնքը և քահանայական պաշտօնը հանդերձ օրինական ծեմբով ի տաճարին որ յԵրուսաղեմ , մինչ տասն ցեղք եղան անձնատուր կատապաշտութեան , մանաւանդ ոսկեղէն որթեր պաշտելու :

2. Իսակրիովոտացի , այսինքն ի կարութ քաղաքի Յուդայ , Յես . ԺԵ . ԺԵ . 25 : Եր մին յերկուսան առաքելոց քրիչին , և կը թուի թէ կը վայելէր իւր բոլոր առաքելոցից վատահութիւնը : Միւս առաքեալք անոր կը յանձնէին ինչ նուեր որ կ'ընդունէին , և իրենց բոլոր ապրուսին միջոցները , և երբ երկուսանիք զրկուեցն քարոզել և գործել պահենիխ , կը թուի թէ Յուդա անձն մէջ Եր , և ընդունած եր մինայն զօրութիւնը և իշխանութիւնը : Ասկոյն ոովոր Եր , նոյն իօկ այն ժամանակ , սեպհականել իրեն մաս մը Հառարակաց ստակէն , Յովհ . ԺԲ . 6 , և վերջապէն կրեց իւր վատութիւնը՝ մատնելով զիթսուս ստակի համար : Իր 3 Անգղիական ոսկւ չնչին գումարի մը Համար Յուդա իսուսացաւ Հրեշտակին ցողովին ցուցնել զաղղին ուր մարթեր բռնել զիթսուս գիշերային առանց վտանգի իրովութեան : Բայց երբ տեսաւ Յուդայ իր մատնելու հեան հետեւանքը , զգաց սաստիկ խայթի կամի , և որովհետեւ անհնար Եր աղատել զինքը այն տղետալի գիպաց պատասխանառութենէն , նետեց քահանայից առջին արեան դինը , անցաւ Ենովմի մթին հովան , և կամեց զինք , Մատթ . ԽԵ . 3-10 . Պուեկաս , ի Գործս առաքելոց , Ա. 18 , կը յաւելու թէ Յուդայ նեկաւ գլիկիվայր և հերձաւ ընդ մէջ , հաւանականապէն վասն զի խղեցաւ չուանը կամ կոտրեցաւ ճիշդը որմէ կախուած Եր : Այս կրկին մահուան տեսարանն Եր թերեւ սեպացեալ բլբոյն կողն ի հարաւ Ենովմի ծո-

րյան : Տես Ակեղդամատ : Յուդայի այն խոստովանութիւնը որ իղձին տադնապէն յառաջ եկաւ : Երեկի վկայութիւն է անարատ անմեղութեան ֆիսութ , Մատթ . ԽԵ . 4 , և անոր հաւոր զամանը՝ իրաւ մեջ ընդդէմ ագահութեան , կեղծաւորութեան և ամէն անհաւատարման թեան , Մատթ . ԽԶ . 34 . Յովհ . ԺԵ . 12 . Գործ . Ա . 25 :

3. Մին յառաքելոց որ կը կոչուի նաև Ղերէոս և Թադէոս , Մատթ . Ժ . 3 . Մարկ . Գ . 18 . Յուդ . 1 , որդէ Ավելայ և Մարեմայ , և եղբայր Յակովու կրտսերց : Տես Յակար 2 և 3 : Այս Յուդա էր Յուդայի անուամբ ծանօթ թզթոյն հեղինակը , Մարկ . Գ . 3 . Ղուկ . Գ . 16 . Գործ . Ա . 13 :

4. Եղբայր Տեսան մերց , Մատթ . ԽԵ . 56 : Շատերը կը կարծեն թէ այս Յուդա էր մօրաքեռորդի և ոչ եղբայր Յիսուսի , և էր նոյն ընդ Յուդայի առաքելց 3 : Բայց Յիսուսի եղբայրները հաւատացած չէին անոր մինչև մօտ ի վաֆճան կենաց անրա : Տես Յակարու 3 :

5. Քրիստոնեայ վարդապետ , որ կը կոչուի նաև Բարուարատ , և զրկուեցաւ Երուսաղեմէ յԱնտափ՝ Պօղոսի և Բառնաբայի հետ , Գործ . ԺԵ . 22 , 27 , 32 :

6. Մականուանեալ “Գույիւացի” , և կը կոչուի նաև , Յովսեպուէ , Գաւանացի , Ծնած էր Գամազա , բատուք ի կաւզանիտիս , մօտ յարեկելեան հարաւային ավն Տիրերեայ ծովուն : Ունելով ընկեր զԱնգովի մօտ , ժանցաւ յապտառմբութիւն գրգռել զՂերայս , բայց սպանաւ ի կուիրինիուէ կամ ի կիւրենեայ որ զայնու ժամանեակաւ էր կուսակալ Ասորուց և Հրէաստանի , Գործ . Ա . 37 :

7. Հրեայ սմբ ի Դամասկոս , ընդօրութ կը բնակէր Պօղոս , Գործ . Թ . 11 : Յուդայեաններ , անսն տուեալ չըելց որ կը բնակէին օտար աղդաց մէջ , մանաւանդ յետ դարձի գերաթեան ի Բաբելոնէ , յանուանէ Յուդայի , նախահօր նոցա : Տես Երրայցեցիք :

Յուդայի , բաւդ , հաւանականապէս գրուած յամի ՑԽ . 66 : Ե-

առնդուն և ստոտիկ ազդ տռ պյան-սիկ որ ոռւտ վարդապետաց ոմանց մոլորութիւններուն և զեղծ վարուց կը հետեւէին, ուռոտի և մասնակից պիտի ըլլային անձն սարսափիկ պատժյն: Այս թուղթը կը նմանի երկրորդ թղթոյն Գեարոսոփ: 14 և 15 համարին մէջ կոչուած վկայութեան համար, աեւ իշխափ 2:

Յօւլիս, հարբարապետ Ալգոստեան զնդին, որուն այնձնեց ֆեռատոս, կուսակալ Հրեաստանի զՊօզզոս, ատանել զնա ի Հուզմ՛: Յուզիոն շատ կը յարդէր զՊօզզոս: Թոյլ տուռաւ անոր ելմէ ցանքաց ի Ալիոն և պյցելութիւն բնել իւր բարեկամուեցուն: Նոյն նաւարկութեան առեն ուրիշ անգամ մը Յուզիոն դէմ կեցաց գաւաճանսութեան զոր նիւթած էին զինուորք ոուլը կատելըց կնաց դէմ, և այնոք բու ազտանց առաքեաւ, գործ. իի:

Յօքարենդ, կին Ամբամայ և մայր Մովսիսի, Ահարոնի և Մարիմայ, թու. իջ. 59: Յօքարենդ էր գուռար Ղեւայ, և հօրապշը իւր էրկանը, ել. Զ. 20, թէպէտ, յետոյ պյսպիսի ամուռանութիւնք արգելուեցան, Ղեւ. Ժլ. 12:

Յօնանան, սրդի կարեի, մին ի գիւաւոր զօրավարաց Հրէից յետ կորժանան Երուսաղէմի, օջջ ին ասք քան զբր., որ ճանչցաւ Գոդողիայի իշխանութիւնը, և յայոնեց անոր իսմայինի գաւաճանութիւնը, բայց ի զուր, և ինդրեց Գոդողիայի մահուան զրէժը. բայց յետոյ տարաւ Հրէից մնացորդն յԵթիւոսոյ հակառակ իրաւուն Երեմիայի, որ չկրնալ արգելուկ Յօհաննու ազտառամբական և կռապաշտ ընթացքը. մարգարեւացու աստուած ային պատուհասը, որ կատարուեցաւ ժամանակին, Դ. թագ. իի. 23-26. Երեմ. Խ. իջ. :

Յօսարեն, հօրապշը Յօվանայ, արբայի Յօւլիս: Յօսարեն ազտանց կոտորածեն և պահեց Յօվանա մինչդեռ մանսուկ էր՝ Գոթողիայի գաւաճանութենէն, Դ. թագ. ԺԱ. 1-3:

Ն

Նատա, 1. արքայ Ամմնացւոց, յաղթուեցաւ ի Սաւազզոյ, մինչ պաշարած էր Նատա զիւամնիթ-Գաղատ, Ա թագ. ԺԱ. Նատա, կամ ինչպէս ոմանք կը կարծէն, անոր որդին և անուանակիցը, բարեկամութեամբ էր ընդ Դաւթի, և թագ. Ժ. 2:

2. Հայոր Շարուհեայ և Որիթեայ, քերց Դաւթի ի հօրէ կամ ի մօրէ միոյն: Նատա թերեւս էր պյլ անուն Յեսոսի, կամ թերեւս անուն կնոջ նորա:

Նատասն, մին ի նախահարց Տես-ըն, Մատթ. Ա. 4. Ղուկ. Գ. 32, նահոնցետ ցեղին Յուզայ յանապա-տին, թու. Ա. 7. Բ. 3. ի. 12, և ո-հերորդի Ահարոնի, Ել. Զ. 23. Հաւթ. Դ. 20. Ա Մնաց. Բ. 10:

Նարապ, յանր, ի զաւակէ Քաղե-րայ, աէր մեծամեծ էրկիններու և անասնց, ի Մատոն և ի կարմեղոս ի հարաւոյ Յուզայի: Դաւթիթ մեծ ե-րախտաւոր էր Նարազայ, վասն զի պաշտպահուած էր զնա անտպատին աւարակներէն, բայց և այնդէս Դաւթիթ մեծ կարօտութեան ժամա-նակ, մինչ Նարազ պարտէր առա-տաձեւանութեամբ օգնել Դաւթի, մերժեց տամարգութեամբ անոր իշխ-էրը, որ էր քիչ մը պաշար Դաւթի կարօտեալ զօրաց: Դաւթիթ զպյրա-նալով Նարազայ պյո ապաշնորհու-թեան և հիւրատեցութեան համար, ճամբայ ելաւ մաշել ի ոուր զնս-րազ և անոր մարդիկը: Բարերախ-տութեամբ Նարազայ իմաստուն կինն Արիթեա աղեաից առաջն ա-ռաւ: Տառ օրէն Տէրը զարկաւ զնս-րազ որ մեռաւ, Ա թագ. իի: Տե-Արիթեա:

Նարաւ, Նորդուեսթիւն, 1. քա-ղուք մօտ ի թեթէլ և ի Գոյի, Եղ. Բ. 29. Կէմ. ի. 33:

2. Քաղուք Խուրենի ցեղին, թու. Լ. 38: Մովարացիք առին պյո քա-ղուք, և սևնէին զայն առ Երեմիա-յիւ, Ես. Ժ. 2. Երեմ. Խլ. 1:

3. Լեռ Մովարու, ուստի Մովէս տեռաւ աւետեց էրկիրը, և ուր

մեռաւ : Նորբառ Արարիմ լերանց մէկ կտաարին է յանդիման Երիքովի ի վերս : Աթցէն, Պուրքհարա, և այլք, նոյն կը համարին զսա ընդ Ադդարսոնի, իրը տառն մշտ ի հիւ-սիոյ Առնոնի : Ճանապարհորդք չեն յիշեր շատ բարձր կտառ մը պյա շղթային մէջ որ ճիշտ Երիքովի դիմացն է, և որ դեռ բառ արժանաւոյն դիտուած չէ, թ Օք . ԼԲ . 49 . ԼԴ .

4. Կուռք Բարեկացւոց, Ես . ԽԶ . 1 : Բարեկացւոց աստեղաբաշխական առասպեկտ մէջ կը տեսնուի թէ այս կուռքը հաւանականապէս Հերմէս էր : Նուև հին Արարացիկ կը պաշտէն ջնարաւ : Թէ ընդհանուր և շատ յարգի էր այս աստանեցին պաշտօնի առ Քաղդէացիս և առ Աստրետանեայս, յայտնի է ոչ սա-կաւ յատուկ անուններէն որ կը գանաւին ի Սուրբ Գիրս, և սրաց բարդութեան մէջ կը տեսնուի այս բառն, սրբիսի են Նարուգադմասոր, Նարուզարդան, Նարուսապարան, Երեմ՝ ԼՓ . 9 , 13, ինչպէս նաև Յոյն և Հառվամայեցի մասնագրան մէջ Նարանիդ, Նարոնասուար, Նարապ-ղասուար, այլսպէս հանդերձ :

Նարեկօր, մին յորդւոց իսմայլեին, Մննդ . ԻԵ . 13, որոյ սերունդը գրա-ւած էր Անապատ Արարիս արօտ-ներն, Ես . Կ . 7, և հօւսկ յետոյ ե-ղաւ հայոտակ Եդովմայեցւոց : Կը կարծերի թէ արտաքին պատմութեան մէջ յիշեւած Նարաթացիկ ասսուի էին : Տես Երավիմ :

Նարափ, Էւրէ, իսրայելացի սմն Յեկուայիւն, որ չափեց վաճառել Ա-քաարու իւր հայրենական այդին, Պ . Կ . 23, 24, և յայն սակա սպանուեցաւ թելադրութեամբ Յե-ղաբեկայ թագուհւոյն զրպարաւելով իրեկ հայշոյիշ : Աքատար տէր եզաւ իւր յիշոյ ցտնկացեալ այգւոյն, թերես պատճառելով թէ կառավարութեան կ'իշնար այն կալուածն իրեկ ստաց-ւած մատնչի, մատնիչ հրատարա- կելով զնարովթ զրպարաւելոն իրեկ հայշոյիշ : կամ թերես Նարավթայ ժառանդները չըռողքեցին ոյդւոյն յափշտակութեան դէմ զախաւով Յեղաբեկայ գաղտնական ապանդիքներ իւր յիշոյ ցտնկացեալ այգւոյն, թերես կամ չըռողքեցին յաբաւուի թագաւորին, թ թագ . ԻԴ . 1 . Բ Մնաց . ԼԶ . 6 . Պան . Ա . 1 :

Նել թագաւորին և թագուհւոյն քան զնոսա բարձրագունին, Եհա- գայի, մօաւլուա պատուհար, գ թագ . ԻԱ . Դ թագ . Թ . 24-26, 36 . Ժողով . Ե . 8 :

Նարաւզագանուար, սրդի և յա- ջորդ Նարուզապատուարայ, թագաւու- րեց Քաղդէացւոց իրը 600 ին նախ քան զթր : Գիշ ժամանակ յառաջ գահակից էր հօրը, և զրկուեցաւ նորէն առնուլ զբարբեմիս, զոր գրա-ւած էր Ներաւով, արբայ Եղիպ- ացւոց : Նարուզագունոսոր յաղթե- լով Եգիպտացւոց, խաղաց ի վերս կուսակալն Փիւնիկեցւոց և ի վերոյ նուգայի թագաւորին Յովակիմոյ որ հարկատան եղած էր Ներաւովոյ : Նարուզագունոսոր կալաւ զՅափակիմ և շղթայտկապ տարաւ գերի ի Բա- բրէոն, բայց յետոյ արձակեց զնա ի Հրէատան տարեկան մէծ հարկ մը տալու պայմանաւ : Խաղացցց շատ մարդ Երրուսացեմէ, յորոց միջի էին Դանիիէլ, Անանիա, Միսայէլ և Ալարիտ, ամեներին Թագաւորական գերգաստանէն, զոր Նարուզագու- նոսոր պատսիրեց ինհամոն կրթել յուսումն Քաղդէարէն լեզուին և յե- մաստութեան Քաղդէից, որդէս զի պայմէս կրթուելով այն չորեկին պա- տանիք գործածուերէն յաբաւուիս թագաւորին, թ թագ . ԻԴ . 1 . Բ Մնաց . ԼԶ . 6 . Պան . Ա . 1 :

Նարուզոյասար մեռաւ, և Նա- րուզոգունոսոր որ այս ասեն կոմ' Եգիպտաս էր և կամ Հրէատան, ամենպարեց երթալ ի Բարելն, իր զօրապետաց յանձնելով Ասորեց, Հրէից, Փենձիկեցւոց և Եգիպտաց- ւոց գերիները Բարելն ասնելու գոր- ծը . քանզի, բատ Երրոսոսի, Նա- րուզագունոսոր նուանած էր բոլոր այն երկիրներն : Նարուզագունոսոր բաժ- նեց այս գերիներն այլ կայլ հատ- աւած, և Երրուսացեմի տաճարին նուիրական անօթները և ուրիշ մե- ծագին կողպաւոներ գրաւ ի պա- հետակ Բելայ մեհեանք : Յովակիմ երեկ տարի հաւատարիմ մնաց Նա- րուզագունոսորայ, և պակ ապստամ- բեցաւ . բայց յետ երից կամ չըռից ամաց, պաշարւելով յերրուսազէմ, բանուեցաւ և սպանուեցաւ, և մոր-

մինը նետուեցաւ գէշ թաշնաց երկնից, ըստ մարգարեւութեան Երեմիսյի, գլ. 118.

Յավանիմայ յաջորդն, Ցէքոնիա, Թագաւոր Յուգայ, ապստամբելով՝ ի Նարուգոգոնոսորայ, պաշտուեցաւ յենել անձնատուր, և տարուեցաւ, իւր գլխաւոր պաշտօնէից հետ, գերի ի Բարելոն, նշնաբէս մոյրնորա և հոնայք, և ընթիր ընթիր ձեռագէտք Երուսաղեմի, Թուօվ իրեն սուն հազար։ Այս գերիներէն էին Մուրթքէ, Տօրեղօրորդի ծածերոյ, և Եղեկիւլ մարգարէ, Եթ. թ. 6. Նարուգոգոնոսոր առաւ նաև ըոլոր սոկեդէն անօթները զորս Աղոստն շնել տուած էր տաճարին համար, և Թագաւորական գանձը, և Թագաւորեցաց Յերենիսյի Տօրեղօրոյ Մաժանիս, զըր Սեդեկիա անուաննեց։ Սեդեկիա մնաց Հաւատարիմ Նարուգոգոնոսորայ ինը տարի, յետոյ ապստամբեցաւ և եղաւ դաշնակից ընդ գրացի թագաւորու։ Բարելոնի թագաւորու եկաւ Հրէաստան, նուանեց երկրին գլխաւոր տեղերը, և պաշտրեց զիրուաղէմ։ Փարաւոն Վափառ եկաւ Սդիպտառէ օգնել Սեդեկիայի, բոյց Նարուգոգոնոսոր պատահեցաւ առաջ, և ոտիզեց զնադառնալ իւր երկիրը։ Եթա պյուռիկ Նարուգոգոնոսոր պաշտրեց զիրուաղէմ երկը Հարիւր ինսուն օր։ Սեդեկիայի մետասաներորդ տարին, 588 նախ քան զիր. առնուեցաւ քաղաքը, և Սեդեկիա բանուելով բերուեցաւ Նարուգոգոնոսորայ առջև, որ այն ատեն էր ի Երեղա յերկրին Ասորուց։ Բարելացաց թագաւորն ի մաս դատապարտ զնա, անոր աշաց առջեւ հրամայեց տպանանել որդիքը, յետոյ հանեց Սեդեկիայի աշուներն, և շղթայակառ զրկեց զնա ի Բարելոն, Դ թագ. 119. 119. Բ Մանաց. 1.9.

Նարուգոգոնոսորայ թագաւորութեան ժամանակ Բարելոն և Բարելացաց առերութիւնն հասաւ ի ծագոյթաւութեան։ Նարուգոգոնոսոր շատ աշխատեցաւ զարդարել զիրելոն, և այս եղաւ նորա մեծամեծ պարծանաց մին։ “Աս չէ”, կ'ըսէր,

“ան մեծ Բարելոնը՝ որ ես իմ զօրութեամբ իմ մեծութեան փառքին համար թագաւորութեան տուն շինեցի։ Բայց Աստուած Կործանեց անոր պարծանեքը, և Նարուգոգոդոնուսոր ժամանակ մը իջաւ ի կարգ վայրենի գաղանաց, ըստ մարգարեւութեան Դանիկելի։ Տես Դան. Ա.-Գ. Տիգրիսի մօտ աւերակաց մէջ գըտնուած արձանագրութիւն մը, որ կը պահուի Լանտոն, Արեկելան Հընդկասանի Տուն կոչուած տեղու, կը պատմէ Նարուգոգոնոսորայ այլեւայլ գործերն ի Բարելոն և Գօրսիրա կոչուած տեղը։ Արձանագրութիւնը յանկարծ կարելով պատմութիւնը կ'ըսէ թէ թագաւորին սիրտը խստացաւ քաւդէից դէմ։ “Կրօնից համար նուէրիներ չէր տար, Մերովդաքառ պաշտօնը գաղրեցուց, և արգելեց զօնէն աստանցուց։ Կէ գործէն ըստ Խելուրդինեւ խորհուց Նարուգոգոնոսոր կը կարծուի մեռեալ 562 ին նախ քան զիր. յետ թագաւորելով ամն իրեւ քառասուն։

Մինի ի հաշվակաւոր գործոց որ կ'ընծայութիւն Նարուգոգոնոսորայ, և ընդուն անտարակոյս կը պարծէր Նարուգոգոնոսոր, էին անուանի Հայուազանի հարուստատանք, ո զոր ասի թէ ինեց Նարուգոգոնոսոր ըստ ցանկութեան կնոջ իւրօյ, Ամիւտեայ գշխույն որ հովանուն սնեալ էր յաշեարին իւրօմ։ յերկրին Մարաց, Բարեկոնի պէս զաշտաձեւ երկիր մէջ ա, սպիսի պարտէզ մը շնել բարձրերձ ծաւերսվ ոչ ոչ ազդ հընար էր, եթէ ոչ արուեստի մեծամեծ հողարլուրներ կանգնելով։ և արդարը Նարուգոգոնոսոր հրամայեց ահագին հողակոյս մը կանգնել իւր շրու հարիւր քառակուօր ոտք տարածութեամբ, և աւելի քան երկը հարիւր ոտք բարձր։ Այս հողակուտին վրայ շնուռեցան ածուք մին քան զմւան բարձր, մեծամեծ քարերով ծածկուած սրմոց կամ թմրոց վրայ։ ի բաքանչիւր որմոց կամ թըմրոց վրայ դրսեցաւ կարգ մը պարտուելուց, անոր վրայ կարգ մը ձիթ և ձիւթին վրայ երկու կարգ քար, և ասսնց ամենան վրայ գաղեալ կարգ քար, կարգ մը կապար։ Այս հողակուտին

կից շինուեցաւ ուրիշ մը նմին նման բայց աւելի փոքր, և դարձեալ ուրիշներ: Հողակուտից վերջին կարգին վրայ որ էր կապար՝ դրսեցաւ հող, և տնկուեցան ծառեր, թուուիր և ծաղկներ: Այս կերպով շինուած պարուէզներ կ'ոռոգուեին Եփրտառ որ կ'անցներ առ ստորապահ պյան պարտիզաց, և ջուրով կ'ելէր մեքենայիւք վեր հօղակուտից մէջէն: Այս պարուէզները պալատին մեծատարած գետնէն փոքր մաս մը միայն բռնած էին, բայց պյան գետինը որ ուներ վեց մղոն շրջապատ՝ էր պատեալ պարսպով: Այս պարսպէն ներս կային ուրիշ երկու պարիսպք և բարձր աշուարակ մը, և բաց ի պալատին շնչքն, գաւորիթներ, պարտէզներ, պյանքն հանգերձ: Բնուրոյ դուռները պղնձի էին: Պղնձի դուռները կը լինչ խսոյի, խօսելով նարելոնի առման վրայ ի կիւրսէ, Ես. ԽԵ. 2: Կախազանաւ բուրաստաններուն աւերակները կը կարծուի թէ են պյան խառն ի բուռն հողարլրոյն տակ որ կը կաշուի Գաոր, յարենից Եփրատայ, և որոյ արեւածոթիւնն ունի հազար կանգուն երկայնութիւն, և եօթն հարիւր կանգուն՝ լայնութիւն: Այս հողարլրն հանուած աղիւոք աղնիւն են, և ամենամաս վրայ դրոշմէալ կայ անուն Նաբուգոտոնոսորոյ:

Այս թագաւորին ուրիշ մէկ շէնքն էր պյան որոյ աւերակք կը կաշուին պյժմ Ոիրս Նիմբուտ, իրր ութ մը զոն ի հարաւոյ արեմանից մէրսցիշեալ պարտիզաց: Տես Բարելամ: Հնդիր Ռուբինոնի իւղարկութիւնները ցուցին թէ Նաբուգոտոնոսոր շինեց յիշեալ Փիրո Նիմբուտ, աւելի հին շէնքի մը աւերակաց վրայ: Այս շէնքն էր վեց կարգ կամ յարկ, որոց իւրաքանչիւրը քուն սոք բարձր էր, և քառասուն երկու սոք նուազ հորիզոնական քան իրմէ վարինը: Ի գագաթան շէնքին էր մէհեանը և գիտանոցը: Այս շէնքն հիմն եղած է հողակոյտ մը յարակի փոխուած: Շէնքին իւրաքանչիւր կարգը կամ յարկը նուիրեալ էր մոլորակի մը, և պյան մոլորակին յատկացեալ գունով ներկուած: Առաջինը, որ կառնոսի նուիրեալ էր, էր ու, կուսնթագին

կամ Արտամոզգինը՝ շառագոյն, Հրատին կամ Արտէինը՝ կարմիր, արեգականը՝ գեղին, Արտօսեկին կամ Աստղկանը՝ կանաչ, և Փայլածուին կամ Հերմէսինը՝ կապաշ: Մէհեանն էր սպիտակ, և հաւանականապէս էր նշնակ լուսնի: Այս վարուց աւելք աւ շէնքին անկինները մօներս խոզուակիզ, գանուեցան դլաններ բեռագիրներով որ կարգացուեցան և հասկցուեցաւ թէ Նաբուգոդորոսոր շինած էր պյան շէնքը որ կը կոչուէր “Պորոբրայի եօթն գնդոց կայան”, թէ գլխած էր, և թէ Նաբուգոդոնոսոր շարժեալ իւր աստում մէն, ի Մէրսցիգոյս, նորէն շնած էր զայն տղիւուէ և գոճազմ կոչուած պատուական բարերէ, “առանց փոխելու շէնքին տեղը և առանց խախտելու անոր հմէլ”: Արձանագրութիւնը կ'ըսէ նաև թէ պյան նորգութիւնը եղաւ հինգ հարիւր չափս առարի յետոյ քան զաւացին շինութիւնն որ եղած էր թագդարթ- աղասարայ ձեռք նոյն ձեռվլ: Այս շէնքը եթէ չըր հոն ուր Սուրբ Գիրք կ'ըսէ եթէ էր Բարելուի աշուարակը, և ոչ հոն ուր էր ներայ մէհեանը զըր կը նկարագրէ Հերոգուստոս, գէթ Բարելոնի աշտարակին և մէհեանի նման էր: Այս շէնքին աւերակէն հանուած ամէն աղիւու ունի իւր վրայ Նաբուգոդոնոսորը նշանը, իսկ Պորոբրա կոչուած տեղը կը թուի թէ էր մին յարելոնից:

Նաբաւարգան, էր զօրավար Նաբուգոդոնոսորայ, և հրամանաւ նորա կողազանց և պյից զերուաղեմ, դժագ: ԽԵ. 8-20. Երեմ. ԼԹ. 9. ՄԲ. 12-30:

Նաբար, ուստացյան, 1. Էր երեց որդի Ահարոնի, և սպանաւ առաւածառաք պատուհանիւ, վասն զի յանդգնեցաւ մատուցանել օտար հուր ողջակիզաց սեղանը, Ղետ. Ժ: Տես Արթաւագ:

2. Որդի Յերուսավամյ Ա. Ս., արքայի իսրայելի: Յաջորդեց հօրը, 954 ին նախ քան դիր, և յետ թագաւորելով երկու տարի միայն, սպանուեցաւ, միջդեռ պաշարած էր Գաբագոն, գաւաճանաւթեամբ Բաբասոյի որ էր իսպարայ ցեղէն, և յա-

Քյուակեց թագաւորութիւնը։ Նա-
դար չար գործեց լևոտեղ առջե-
կ անոր հետ կորեան նաև որդիքը և
Յերսովանայ բոլոր պահատոհմը ըստ
կանխասացութեանն լևոտեղ, Գ.
Թագ. ԺԵ. 25-30։

Նազարեկ, քաղաք ստորին Գա-
լիեսյի, իր եօթանասուն մղն ի
հիւսիսոյ Երուսաղեմ, յերկին Զա-
բուզոնի. Ենուած էր բլշց մը Կողը,
և կը նոյնի շքեղ և գեղեցիկ հսկոի
մը վրայ զոր կը պատեին բարձունք՝
նեղ անցք մը միտյոյ բաց թողլով ի
հարաւոյ։ Նազարեկի միանձունք
այս կրծին բերուն կը ցուցնեն զա-
հսւանդ, և կ'ըսնեն թէ այս գահա-
ւանդէն վոր պիտի նետէին զիփուու
մարդիկ քաղաքին, Ղ. ուկ. Թ. 29։
Նազարեկի իր վեց մղն հետու է
յարկմտեան հիւսիսոյ արկմտից թա-
րոր լերին, իր ի կէս ճանապարհին
որ ի Յորդանանէ ի լիթօրեկրականն։
Նոր կտակարանին մէջ կ'ըսուի թէ
Նազարեկի էր “քաղաք Յիփուուի, ո
վասն զի էր սովորակոն տեղի բնա-
կութեան ուր կը կենաք Յիփուուի իւր
կենաց առաջն երեսուն տարին,
Մատթ. Բ. 23. Ղ. ուկ. Ա. 26. Բ. 51.
Դ. 16։ Յիփուու այցելութիւն ըրաւ-
հոն իւր պաշտօնին ժամանակ, բայց
շատ հրաշք չգործեց ժողովրդեան
անհաւատութեան համար, Մատթ.
Ժ. 5-58։ Նազարեկի չին կտա-
կարանին մէջ չի յիշուիր, և ոչ Յավ-
սեպոս։ Կ'երկի թէ էր փոքր գիշը
և անշնչ, Յավ. Ա. 46։ Այժմուն
ին-Նասիրահ է գիւղ զատոցեալ,
իր երկը հազար բնակչօք, որոց մէծ
մասը Լատին և Յոյն Քրիստոնեաներ
են, իր ութ հարիւր սոր վեր է ծո-
վուն երեսն, և Այրեիոյ մէջ գե-
ղեցիկադյոյ տեղն է։ Տօնները քարա-
շն են, երկու յարկ, տափարակ
տանեգր, Ունի մղիթ մը, մէծ վանք
մը Լատինացոց, և երկու կամ երկը
մատուռ։ “Պահավիթութեան իւր-
կոյւած տեղն ըստ աւանդութեան
դրեթէ երկու մղն է քաղեցն, ուս-
տի և հաւանական չերկի թէ կա-
տաղեալ Նազարեկից տարին զիփ-
ուու այնչափ հեռու գահավէժ ը-
նելու, մանաւանդ որ աւելի մօտ կան
ուրիշ գահաւանդք երեսնէ մին-

շն Հիսուն սոր բարձր գեանէն։
ի գագաթանէ բլոյն, որոյ զարի-
վայրին վրայ շինուած է Նազարէթ,
տեսարանն արդարեն պահէլի է, ի
հիւսիսոյ կը տեսնուին անթիւ բլուրը
Գալիեսյի, մինապատան Հերմուն մա-
նաւանդ յինքն կը ձգէ զայս հայե-
ցողաք։ Յարկելից կը տեսնուի Յոր-
դանանու հովիտը, և անդր քան զնա
ազօտ բարձունք նախնուոյն բառանու։
ի հարաւոյ կոյ մեծատարած և գե-
ղեցիկ գաշտն Յեղայելի, հանդերձ
հոյակապն Թարսորիւ և մասամի՞ք
Փոքրուն Հերմոնի և Գեղբուզոյ որոյ
արկելեան ծայրը միայն կը նշմարուի,
և հանդերձ լիովիք Սամարիոյ գեղ-
ի հարաւ, մինչ կարմեղոս կը կենաց
կանգուն յարկմտից գաշտին, ունե-
լով առ ստորոտով իւրով Միջերկ-
րականին կապուտակ ջուրերը։ Ի՞-
պինոսն ի գիրս որ կոչի “Յուղար-
կութիւնք զՍուրբ Գրոց ի Պաղես-
տին, ” կ'ըսէ։ “Գանի մը ժամ կեցայ
այն գագաթան վրայ, յափշտիկալ
մասը այն ընդգործակ տեսարանին և
դիպաց վրայ զորս կը յիշեցնեն մօ-
տակայ տեղիքն։ Գիւղին մէջ (Նա-
զարեկի) որ բլշցն ստորոտին մօտ է՝
անցուց Փրկիչն աշխարհի իւր ման-
կութեան տարբիները, և թէ եպէտ ա-
նար կենաց այն կանուխ ժամանակին
վրայ շատ քիչ բան գիտենք, կան
սակայն ոչ սական բնական դիրք որ
տակաւին կը ձգեն մեր հայեցուածն,
ինչուս ձգեցին ժամանական զորայն։
Անտարկայոյ կ'երթար Յիփուու յա-
ճակի այն աղրիւրն որոյ մօտ կանգ-
նած էինք մեր վլանը. անոր ստուբ-
ներն անտարակայս կոխեցին ստէպ-
մատակոյ ըլուները, և աչուլները
դիտեցին այն բարձրութեանն շքեղ
տեսարանը։ Հոն խազապութեան իշ-
խանը կը նայէր ի խոնարհ մէծ գայ-
տին վրայ, ուր գոռացած էր յաճախ
պատերազմաց աղմուկը, և հանդերձ
պատերազմուոց ներկեալ էին տր-
եամբ։ Փրկիչը կը դիտէր նաև ան-
տարակոյ ծովն, ընդ որ նաւք ա-
րագ պիտի տանէին գրկու-
թեան աւետին անտան գեռ ան-
ծանօթ ազդերու և երկիրներու։ Ենչ
փոփոխութիւն այն ժամանակին մին-
չե հիմա։ Կոխիք և արիւնչեղու-

թիւն արդարեւ գաղտրած չեն յաւերելոյս այն թշուաւական երկիրը, և թանձր խաւար կը պատէ գեւ բնակիչները. բայց այն երկրէն ծագեց լսար որ լուսաւորեց զաշխարհ և յայտնեց նոր երկիրներ. Հիմա այն լուսոյն ճառագայթը կը սկսի ցոլանեալ ետ հետաւոր կզզններէ և երկիրներէ, լուսաւորել վերստին այն խաւարեալ երկիրն ուր ծագեց ի սկզբան.

Նազարինեցի, յորջործումն առւեալ քրիստոնի, Գործ. թ. 22. դ. 10. կանխաւ ըսուած էր ի մարգարէս, Սազմ. իբ. 7, 8. իս. ՄՊ. 2, թէ Մեռիան պիտի անարգուէր և մերժուէր ի մարգարէս. և այս յորջործումը, որ իր քանի նախատանաց անան գործածուցաւ, ցուցուց մարգարէութեաց ծշմարտութիւնը, Մատթ. թ. 23. Գործ. իբ. 5: Նազարէթ էր քաղաք փայր, Պաղեստինու անարգ մասին մէջ. Տես Նազարէր.

Նարան, ողբէւեւ. 1. Հրեայ մարդարէ, Զաք. ժբ. 12, բարեկամ և խորհրդական Դաւթի. Հածոյ թուեցաւ Նաթանայ Դաւթի գիտողութիւնը առանց մը շինելու կառուծյ, բայց հրամանաւ կառուծյ տուաւ թուզուլ այն գիտաւորութեան կատարումը Սողոմոնի, ի թագ. ի. 1-17: Գեղեցիկ և յարմար առակով մը ցուցուց Դաւթի նորին մեղքն ընդդէմ Ուրիխի և Բերսարեայ, ի թագ. Սազմ. ՄԱ. և կը թուի թէ Նաթանայ անմինչեր համարձակութիւնը համար Դաւթի համար Հանելի Դաւթի առաջի, և այս համարձակութիւնն արդարէ արժանի է, աւելք յիշաւակի. Մես Նարան 2: Հաւանական է թէ Սողոմոնն կրթուեցաւ ընդ ինստուվք Նաթանայ, ի թագ. ժբ. 25: Արդարէ Սողոմոնի խաղաղութեամբ յաջորդելն յամեռ թագաւորութեան եղաւ օդնութեամբ Նաթանայ, Գ թագ. Ա: Նաթան ունէր գրուածներ Դաւթի և Սողոմոնի վրայ, բայց այս գրքուածները կրթուած են, Ա Մնաց. իթ. 29. Բ Մնաց. թ. 29: թէ որչափ ապրեցաւ Նաթան առ. Սողոմոնին, չէ յայտ, բայց անոր որդիներէն երկուոքը բարձր պաշտօնեաներ էին յարբունի Սողոմոնի, Գ թագ. Դ. 5:

2. Մին յորդաց Դաւթի ի Բերուրէէ, Ա Մնաց. Գ. 5. ԺԴ. 4, և եր քրիստոնի նախահայրներէն, Ղուկ. Գ. 31: Տես Ազգահամար:

Նարանայէլ, Պատիւ Առուծոյ, աշխակերտ քրիստոնի. Հաւանականապէս նոյն ընդ Բարքադիմեայ, զորտես: Նաթանայէլ էր ի կանայ Գալիեացւոց, Յափ. իԱ. 2, և գրիստոս առաջին անգամ ճանչցազներէն մին, որպէս որտին գաղանիքը և վարը յայտնեց անոր Յիսուս երբ առաջին անգամ խօսեցաւ անոր հետ, Յափ. Ա. 45-51: Փիլիպոս եմոյն զնաթանայէլ առ Յիսուս, որ ի անսանելին զնա՝ խօսեցաւ այն նշանաւոր գովուար, որով Նաթանայէլ անսանել եղաւ համանուն ընդ բաւելն անցուածիւն. “Ահա իրաւուցնէ իրացիւցիք մէ, որուն ներըս նենդութիւն չկայ, Նաթանայէլ էր մին յաշակիրտաց որոց երեցաւ քրիստոս առ ծովուն Տիրերեայ յետ յարսթեան իւրզյ, Յափ. իԱ. 2: Նաթանայէլ յետ ականատես լինելի համարձակմն քրիստոնի, միւս առաքելոց հետ դարձաւ Երուսաղէմ, Գործ. Ա. 4, 12, 13:

Նարանայիմ, Նուիւելու, անսւն որ ի սկզբան արուեցաւ Ղեացւոց, Թու. Ը. 49. բայց յետ հաստատելոյ խրոյելացւոց ի Քանան, արուեցաւ անսնց որոց գործն էր սպասաւորութիւն իսրանին և առաջարին, և որ կը կատարէին գժուարագոյն ծառայութիւններ, ինչպէս փայտ և ջուր կրել: Նախ Գարաւանացիք կարեցան յայս պաշտօն, Յետ. թ. 27, ապա ուրիշ Քանանացիք որ անձնատեր եղած էին, և որոց կենափը նարհուած էր. Առանցմէ շատերը կը թուի թէ եղեն նախ սպասաւորը Դաւթի, Սողոմոնի և ուրիշ էշխանաց, որը յետոյ կարգեցին զանոնք առանց առանց առանցութեան, Գ թագ. թ. 20, 21. Եզր. թ. 58, 70. Ը. թ. 20. Նէեմ. ԺԱ. 3: Հաւանական է թէ առոնք գարձած էին ի հրեան թիւն, Նէեմ. Ժ. 28, և թէ անսնցմէ շատերը կըսէին ի սրուէ ինչ որ կըսէր Դաւթի, “Աւելի ընտրեցին իմ Աստուծոյս տանը շեմին վրայ կնեալ, քան թէ ամրարշաց վրաններուն

մէջ բնակիլու Սաղմ. ԶԴ. 10. Նա-
թանալիքը տարուած էին ի գերու-
թիւն Յսւդոյի ցեղին հետ, և բազ-
մութեամբ զգիւուած էին մօտ ի կաս-
պից ծով, ուստի Եզրա բերաւ ա-
ննցամէ երկու հարիւր քան հոգի
Հրէաստան, Եզր. Ը. 17.

Նախաթանամութիւն, յառաջա-
դյն աեւզութիւն և խամածութիւն
Աստուծոյ նախախնամութիւնը կը
դահէ և կը զարէ ամէն արարած,
Անոր ինամբը կը տարածուի բարո-
տիեզերաց դրայ, և է անդուլ և ան-
դադար: Աստուծոյ բալոր յատկու-
թիւնները կ'իմացուին նախախնամու-
թեամբ: Աստուծած է որ կու առյ
կերակուր ադաւաւց, և կը լուս բո-
լոր կենդանի արարածոց փափաքք:
Ասուրը Գիրք կը սորմեցնէ թէ ամէն
արարած կը նայի Աստուծոյ և ի նը-
մանէ կախալ է, Տար. Ը. 41. Սաղմ.
ՃԴ. Ճթ. 15. 16. Ճթ. 8, 9, և կը
հաստատէ թէ Աստուծած կ'իշիւ բո-
լորովն ամէն դիպաց և բայրո էից
վես: Ամենաէին չկայ դիպուած յաշ-
խարհի: “Ա իմակը ծոցը կը ձգուի,
բայց անոր ամէն կարգադրութիւնը
Տէրոզմէ է, ” Ասակ. Փջ. 33. Ճըն-
ջուկ մը, կամ մազ մը ի դիխոյ հե-
նար գետին առանց գիտութեան Աս-
տուծոյ, Ես. ՓԴ. 26. 27. Մատթ.
Փ. 29, 30 Գարժ. Փէ. 24-29 ինչ որ
չնչին չհամարեցու Աստուծած ստեղ-
ծէլ, չնչին չի համարիր նաև պահել
և խնամել: Իւրուսնչիւր մարդոյ
պատմութիւնը, կանգնումն և ան-
կամն իւրաքանչիւր ազգի, և Քրի-
ստոսի եկեղեցւոյն յառաջադիմու-
թիւնը կը յայտնեն ամենայն ուրիշ
և յամենայն ժամ զաւան Աւանորիկ
որ ամէն բան իր կամքին խորհրդովը
ի գործ կը գնէ: ”

Նախաթանալութիւն: Տես Շնու-
րիւն բառին առակ: Նախանձու կուս-
քը, Եզեկ. Ը. 3, 5, նայն է ընդ Բա-
մուզ, Համար 44: Տես Թամուզ:

Նամակ: Կ'երեկի թէ նամակ զրել
իրարու գուն ուրիշ սովոր էին Հրե-
եայք: Նամակ քիչ առել կը յեշուի
չին կատարանին մէջ, թի թագ. ՓԱ.
14. Եզր. Դ. 8: Նամակ կը զգիւուէր
բարեկամի կամ ճանապարհորդի ձե-
ռագք, Երեմ. Իթ. 3, կամ արքունի



ՀԱ ՆԱՄԱԿ ՄԸ

սուրհանգակաւ, թ Մնաց. Լ. 6.
Եսիթ. Ը. 10: Նամակը ընդհանրա-
պէս կը գալարուէին գլանաձեւ՝ վեր-
ջին ծոյըը զբան փակցներով: Նամակ-
ները կը կ'սուէին, Գ թագ. ԻԱ. 8,
և երբէն կը դրուէին պահարանի
կամ մեծազին և զարդարուն քառակի
մէջ: Բաց նամակ զրկել արհամար-
հանաց նշան էր, Նէեմ. Զ. 5: Նոր
կտակարանին մէջ յաճախ կը յեւ-
ուին նամակը առաքեալիներէն գըր-
ուած:

Նայիգ, Խուրեւ Խոփորեւ, Երկիր
յարեկից Եդեմայ, այսպէս կազուած
է, վաս զի հոն թափառեցաւ կա-
յէն յես վարանգութեանն, Ծննդ.
Դ. 15:

Նային, ուր Գրիսառո Գործեց իւր
գիւառոր հրաշից մին, յարուցանե-
լով ի կեանս պրուց մը միամօր որդին,
Ղուկ. Ը. 11-17, էր գիւղ փոքր ի
Գայիեւա, Երեք մղոն ի հարաւոյ ա-
րեմաից լերին խարոր: Զարդիս
գծուծ գիւղ է, և կը կոչուի Նէին:



ՀԱՍԱՐԱԿ ԱՎՊԱՍՑԱԿ

Նապատակ, նոյն ցեղէն որմէ է
ճագարը: Հրէից արգելեալ էր ու-
տել այս անառնյոն միար, Ղ կտ. ՓԱ.
6, վաս զի թէպէս “սրոճացող”, և
նապատակ, բայց “կճղակարաշին”
չէ: Գիտցուած չև ցարդ նապատա-
կի տեսակ մը որ կ'որոճայ: Ասորւց
Երեխին մէջ կային այլեւայլ տեսակի
հապատակաց:

Նարդոս, Խոր. Ա. 12. Դ. 13, 14,
իւղ աեւշահայ յշյժ, կը պատրա-
տուէր տունկէ մը որ կը բռունի Հընդ-
407

պատուհասը : Բայց Յօվիա մեռաւ յառաջ քան զշաւանել չարեաց : Յովկիա ինկաւ ի պատերազմին ընդ Փարաւոնի Նեբաւալպայ, զորոյ անցքն էր երկրէն ստիպուեցաւ արգելել Յովկիա, վասն զի Նեբաւալպ կ'երթար Ասորեստանի Թագաւորին վրայ : Երեմիա և բոլոր ժողովուրդը խորին ցաւով կ'ողբային այս իմաստուն թագաւորին մահը, Զաք. Փ. 11 : Յովկիա սկսաւ Թագաւորին ենի ինախ քան զՔր., ի հասակի ութ ամը, և Թագաւորեց երեսուն և մէկ տարի, Դ Թագ. Իթ. ԻԳ. Բ Մաց. Լ. Դ. Լ. :

Յօվիտ, բառ որ կ'լլէ Յօվնարէն եօն - (1) և Երրայեցերէն եօն (2) գըրոյն անսւնէն : Երրայեցերէն այսուբենի մէջ յավոր փոքրագոյն դիրն է, ուստի և կը դործուուի դոյզն կամ չչին բան մը ցուցնելու, Մատթ. Ե. 18 : Տես Նշանագիր :

Յօվկամ, 1. որդի Աքաարու արքայի իորպայելի, յանորդեց իւր եղբօրը Ոքոյիսյի, 896 ին նախ քան զՔր., և Թագաւորեց երկուստան ամ : Յովկամ արգելեց Բահաղու պաշտօնը, բայց հետեւեցաւ Յերդուգանւ մեղաց : Ասոր Թագաւորութեան ատենը Մովաբացիք ապատամերեցան : Յովկամ թիկունք նենով իրեն ըղ Յօվսափատա, Յօվդային Թագաւորը, և Հրաշիք ապատուելով երտուութենէ ի չնորհո դաշնակցին իւրց, յաղթեց Մովաբացւոց մեծ կոտորածով : Ոչ յետ բազմաց Յօվկամ պատերազմ ունեցաւ նաև ընդ նետգադայ արքայի Ասորւց, և ընդ Ազայելի յաջորդին թեագադայ : Այս Թագաւորին ժամանակն էր որ Սամրիա ապատեցաւ հրաշիք պաշարմանէ և ոսվէ, և դործուեցան նդիսէի այլեայլ պահնելիքն, յորոց մին էր Նէեմանայ բժշկութիւնը : Յովկամ վրաւորուած էր ի կոռուին ընդդէմ Ազայելի, և սպանուեցաւ Ռիամնիքթ Գաղայադու արուարձաններուն մէջ ձեռամակ զօրտվարին իւրայ Յէսուայ : Մարտինը տարուեցաւ Նարովթայ այլ Յօվայեացւոյ տրաք : Յօվկամն վերջացաւ Աքաարու առհմէ, Գ Թագ. Իթ. 18-29. Դ Թագ. Ա. 17. Գ. 1. Զ. 9 :

2. Որդի և յաջորդ Յօվսափատու, արքայի Յուդայոյ : Թագաւորեց իւր հօրը հետ, 889 էն նախ քան զՔր., չորս տարի, չորս տարի ևս առանձին, ընդ ամենայն՝ ուժ տարի : Դըքախտութեամբ ամուսնացեալ էր Աքաարու և Յեղարելոյ գառեր Գոթողիսյ հետ, որոյ չար ազդեցութիւնը պատճառ եղաւ որ Յովկամոյ թագաւորութիւնը եղաւ անէծք ոյն երկրին : Յովկամ սպանեց իւր հինգ հարցայի առաջնական բարձրացութիւններ և յափշտակեց անոնց ստացածքը : Լինյծ Փինիկեցւոց կուռքերը և անոնց պաշտօնը Յուդայի երկիրը : Ասուուծոյ բարկութիւնը հասաւ վերջապէս : Յովկամ մասն անօդնական յապասամբութեան Եղամինյեցւոց որ յաջողեցան, ինչպէս ի կրկին արշաւան Փղշտացւոց և Արարացւոց : Յօվկամը երկիրը, քաղաքը և տուն կազզպուեցան, մարմինը զարնուեցան սոսկալի թանչպին հիւանգութենէ, և յետ մահան իւրց Յովկամ Թագաւորոց գերեզմանը թաղուելու պատուէն անգամ զրկուեցաւ, Դ Թագ. Ը. 16-24. Բ Մատոց . Իթ. :

Յօրդանամ, գլխաւոր գետ Պաղեստինու, որ կը հոսէ ի հիւսիսոյ ի հարաւ, և կը բաժնէ Սուու երկիրն յերկուու մասանուն, որոց մեծագոյնն է կորեարագոյնն է արեմանեանը : կան երկու փոքր գետեր, որոց երկուքն ալ կինան համարուիլ ակն Յորդանանու : Ասոնց մին, մօս ի Պահիան, հինն կեսարիա Փիլիպպեայ, կ'ելլէ մեծ իսուոչէ մը որ պաշտամուտ լեռան մը կողին վրայ է, և կը հոսէ մըններով գէպ յարեւուեան հարաւ, ոչ կը խանուուի միւս մեծագոյն գետակին հետ, որոյ ակն է ազգիւին ի Դէլլէ-Դատափ, երեք մըն յարեւուեալից Պահիանոյ : Բայց թող զոյսոսիկ, կայ սուրբ երրորդ և մեծագոյն գետ մը որ կը բղենի Պաղեստինուն արեմանեան սահմանէն անդին, մօս ի Հասրիա, Հերմոն լերան արեմանեան կողմէ, կը հոսէ քան և չորս մղոն գէպ ի հարաւ, և կը միանայ միւս գետակներուն հետ՝ յառաջ քան զմուննել նոցա Մարտի ջուրերը, որ հիմա կը կոչուի ծովակ Հուլէյի : Այս մօրուա ծովակը, երբ կը լը-



ուի, և իր եօթն մզն երկայն, և կընդունի ուրիշ ոչ սակաւ բայց գործ գետակներ, մանաւանդ յարկամից, Տեղ Մառօն: Յորդանան, Մառօնի ծովակէն ելլերով կը հոսէ իր ին մզն դէպ ի հարաւ մինչեւ ի ծովս Տիրերեայ, որուն մէջ կը նշանարակ անոր յատակ և ուզդղ հոսանքն իր երկուառան մզն մինչեւ յիշեալ ծովուն վարի ծայրը: Անտի յաւածի կը տաճի իր մասսաւածապատ ճամբան ի հարաւ, մինչեւ անոր վիճա ջուրերը կը կօրուուին Սուգոմոյ դառնահամ ծովակին մէջ,

Այս երկու ծովակներուն, այսինքն Տիրերեայ և Մեռեալ ծովուն, մէջտեղ է Յորդանանու հովիար կամ դաշտը, Դ անդ. Ինք. 4. Բ Մանաց. Դ. 47: Արարացիք կը կոչեն այս դաշտն իշ-Ղ. որ: Անոր միջին լայնութիւնն է իր հինգ մզն, բայց Երկուին մօտ է երկուառան կամ հընդետասան մզն: Այս հովին կամ դաշտին երկու դին մէկ ծայրէն մինչեւ միւսը կան բլուրներ, որ յարեմբումից կը բարձրանան սեպ ուղղորդ 1,000 կամ 1,200 ոսք, իսկ յարեմբոց կը վերանան սատինան սատիճան բայց բայց աւելի բարձր: Հովիար շատ տաք է, և, բայց այն մասերէն որ կ'ուսուգութին աղբիւրներէ կամ ա-

ռուներէ, աւազուտ և առանց ծառոց: Տեղ տեղ ծածկուած է խիստ առ իմաս կոնածե բլրակներով, և ուրեք ուրեք ունի նոցին նման բայց աւելի ցած և նեղ, հազիւ մզոնի մը մէկ ութերորդին լայնութեամբ: Պաշտամեկ բարձրութիւններ: Այս հովուն մէջէն կ'անցնի Յորդանան օձածե, քան հովտին ընդհանուր մատկերեցիթը հնդետասանէ մինչեւ յիստուն ոսք խորութեամբ: Ափոնկը, ջրոյն կից, ծածկուած են իրաւ առիս սւաք, մոշայ և վարդասարդ կոչուած ծառերով և թուփերով, և շատ անգամ ետ քաշուելով մեծ վայր կը թողան իոտոց և ծառոց: Յորդանանու ոտորին մասին մէջ գետը զաշարեալ է շատ տեղ շամբերէ: Գետին կից մացառութը էին առաջ ապաւելն գաղանաց, որ հարկաւ դուրս կ'ելլէին երբ գետը կը կսիեր մոցառութը, ուստի ելած է ոս խօսքը, "Ո հաւ անիկա առիւծի պէս ամսւը բնակարանին վրայ պետի ելլէց Յորդանանու ջուրերուն յորդելէն," Երեմ. Խթ. 49. Ա. 44: Յորդանան հիմա աւելի խորէն կը հոտէ քան յարեմբ, բայց հիմա ևս միայն գետին բուն կապիճնը կը լցուսու գարնան, այլև ջուրն այնչափ կը յորդէ մինչեւ ողողել տեղ աւել-

եակ գետեղը, Ա. Մշաց. ԺԲ. 15: Միտցեալ նահանգաց նաւասարմին պաշտօնականներէն Լինչ, որ 1848 ին նաւարկեց Յորդանանու մէջ, կը վեկոյէ թէ, թէպէս Գայլինայի ծովէն մինչեւ Մեռեալ ծով հեռաւս բութիւնը վաթսուն մզոն միոյն է ուղղի գծիւ, գետիք բան երկոյն նութիւնն է երկու հարիւր մզոն, վասն զի կարի մանաւածյ և պատի պատ է գետը: Գետին լոյնութիւնը տարրերէ է այլեւայլ տեղեր եօթանասուն և հինգ ոտքէ մինչեւ հարիւր ոտք, իսկ խորսութիւնն է երեքէն մինչեւ երկոտասան ոտք: Նաև ջրոյն շափը կը տարրերի յօյժ եղանակ եղանակ և տարրուե տարրի: Հոսանքն է արագ և ուժգին, և ունի շատ տեղ յորդանի և ջրգէներ, յորց իրը քսան և եօթը կը յիշէ լինչ երրն վասնգաւոր նաև այս երկաթեղէն նաւարկէր այս պաշտօնակալը: Տերերեայ ծովը 312 (ըստ Լինչի, 653) ոտք ցած է քան զմակերէ յթ Միջներկանին, իսկ Մեռեալ ծովն իրը 1,316 ոտք, ուստի և Յորդանանու շեղութիւնն այս երկու ծովուց մէշտեղ է ոտք: Զուլը Յորդանանուն են զով և քաղցրը, և Գալիկեայի ծովուն պէտ նաև Յորդանան է ձինաւէս: Գետն ունի քարտչէն կամուրջ, ստորև քան զծովակն չուլէի (տես Գետաւը), և ուրիշ կամրջի մը աւերակները կան տակտին ի հարտաւյ Տերերիոյ ծովաւ: Այլեւայլ հունչ, դիւրանցանելիք հստարկ եղանակներու մէջ, կը յիշաւին ի Սուլը Գիրս, Դաւա: Գ. 28. Ժ. 5. Բ. Թագ. Ժ. 22-24: Գետն անցնելու համար կը դորժածուէին նաև նաւահներ, Բ. Թագ. Ժ. 17, 18, 39: Տես Մալ 4:

Յորդանանու տարեար յորդութեան տաենն անցան Յեսու և Խորոյէլ գետէն, Յես. Գ. 15: Բայց և այնպէս ուժգին և յօրդեալ գետը զկայ տառ յօնիկար յօնդիման Երեքովի, և մինչ ստորին ի սուլը բարիւրը կը հոսէին գէպ ի ծով, վերինը հրաշեւք կեցան, և թողին գետին մէջ բնդարձակ անցք խորպայի ժողովրդեան: Յետ այնորիկ երկու անձինք ևս ան-

ցան հրաշեւք ընդ Յորդանան, Եղիա և իզիսէ, Դ. Թագ. Բ. 8, 14: Յորդանանու ջուրերուն մէջ բժշկուցաւ բարոտն նէնման, և կրտսեւալ կացինը լողաց բանիւ Եղիսէի, Դ. Թագ. Ե. 14. Զ. 6: Հոն մկրտաւեցաւ նաև մեր Փրկիչը, Մատթ. Գ. 13, և այս գիպաց յիշատակը կը կատարեն տարուե տարի ի մէջ ապրիլ մայով հազարաւը սիստաւորք անուանեալ Քրիստոնէից այլեւայլ դաւանաթիւններէ: Այս ուխտաւորք ժամանդրեալ որ մը և ընդ պաշտպանութեամբ Օսմաննեան զինուորաց, Կ'երթան յայցելաթիւն գետայն, կը իմեն ջուրէն և կը լուացուին գետը, և յետ միզ կամ երկուց ժամնուց կը դառնան Երուազգէմ:

Յորդանանու գլխաւոր ճիւղք են, Երուազք, ի հուման՝ Հերօմաքս, բաւական մեծ գետ, և Յարբակ, երկորին ևս յարեկից: Լան նաև ոչ ուսկաւ մանր մանր վտակք և շատ լեանային առուք, որ ամառը կը ցամաքին հետզհետէ: Յայնկոյս Յորդանանու կը նշանակէ գետին արեկեւան կողմը, բայց յառաջ քան զնուածնել Եւսուայ զՊաղեստին, կը նշանակէր արեկեւան կողմը:

Զարդից Յորդանան կը կրուսէր Մեռեալ ծովուն մէջ: բայց շատերը կը կարծէն թէ, շատ հին ժամանակ յառաջ քան զկործանութեան քաղաքացն որ էին ի հսկախն Սոդոմայ, Յորդանան, կ'անցնէր Մեռեալ ծովն և Աթոդիմի ձորէն, և կը հսուէր գէոյ յառաջ մինչեւ կարմիր ծովուն Եղանակնեան ծոցը: Արդարե Մեռեալ ծովուն հարաւային ծոյըր կապուած է Եղոնեան կամ Ագապոյի ծոցին հետ այն մեծ հսկախն որ Արաբէն կը կոչուի Ել-Ալբապահ, և է Ել-Ղորի, ոյսինքն Յորդանանու հովանին մասը: Հովիտն է ի մէջ հարաւյ և հարաւային արեկեւան հարաւայ: Երկայնութիւնը, Մեռեալ ծովէն մինչեւ յԱդապահ, ուղիղ գծով է իրը հարիւր մզոն: Մեռեալ ծովուն ծայլին աւազուա գալստ կը տարածուի գէպ ի հարաւ ըլուրներու մէջ և հաւասար ծովուն երեսին, մինչեւ ութ կամ տասն մզոն հեռու, ուր կրսին գահաւանդ մը, վաթուունէն

մինչեւ ութսուն ոտք բարձր, ընդ մէջ կը կարէ դաշլը, և կ'երթայ ընդ լայնութիւն հովտին կողմէ ի հողմ, բայց իւր արեմտեան ծայրը կը թողու իր կէտ մղն լսյն հովտի մը անցքը. Այս հօվիտը կ'երթայ մղններով գէտի ի հարաւ ի մէջ լսյն և ամսոյի հովտին իւլլարպաս որմէ յետոյ գուը կ'ելլէ, և որյ ջուրը կը տանի ի Մեռեալ ծովը. Աերշիշեալ դահաւանդը, որ հաւաւանդը, որ հաւաւանկանդէս Սիւրբ Գրոց Ակրաբըն կամ կարիճ կոշուած ապառաժն է, այն տեղն է ուր իւլղոր կը վերջանայ, և կը սկսի իւլլարպահն, որ անտոի կ'երթայ անընդհատ մինչեւ յԱդապա: Երկուստեք իւլլարպահն կը քերին շղթայք Ծրանց. բայց գետք որ կ'իջնեն այս լեռներէն կ'ըլլան անհետ իրանց կողճուու ճամփուն մէջ յառաջ քան զհառանեն ստորին հօվիտը, այնպէս որ այս ստորին հովտին է ամսուը գրեթէ առանց ջրոյ, որ Անապատ Արարից մէջ միայն կը բուսցունէ բայս և ծառ, և կը գործէ զպյն բնակելի, Բալոր հովտին մէջ չկայ ամննեմն դշվզն նշմարանք ճանապարհի կամ արիւ որեկց ձեռքործի առաւեստի մարդոյ: Կարծէք թէ Յորդանան ի սկզբան կ'անցնէր պյու մեծ հովտէն՝ ստուգութիւն չունի, վասն զի Մեռեալ ծովն իր 1,300 ոտք ցած է քան զիլդապայի ծոցը, և վասն զի մօաակոյ տեղեաց մեծ մասին ջուրերը կը հոսեն գէտի ի հիւսիս Մեռեալ ծովը. Հարկաւանեա Յորդանան կը թափէր ի սկզբան և ինչպէս հիմու յիշեալ ծովւ և կը թաք հօն, ապա թէ ոչ հարի է ասել ըստ կ'ինչի և այլը, թէպէտ տարակասւելի է այսպէտ կարծէլ, թէ Մեռեալ ծովն, և ընդ նմա բոյը հովիտը գէտի ի հիւսիս և ի հարաւ, յիւրեանց նախնի բարձր գրեց իջան յայժմու խորագոյն դիրքը, թէրեւս բազմօք յառաջ քան այն ահեղ պատահարը որ տուա Ղավոտյ ապաստանել լիւր, Սննդ. Ժթ. 17-28, 30: Տառ Շով 3:

Յործանաւու, Գործ. իլ. 17, հաւաւանականապէտ վտանգաւոր աւազուաը և պայտը երկու ծոցերուն մէջ Ագրիկէի եղեքն ի հարաւոյ

Մալդայի: Այս ծոցերը կը կոչուեին Մեծ և Փոքր Ակրտիս, և յորոց կը սոսկոյին նախնի նաւագարը: Հողմը յարմէ վարեցան Պօղոս և ընկերը նորու կը սպառնար նեաւել զանոնք և Փոքրն Ակրտիս:

Յործանաւու, են քաջ ծանօթ երեւոյթք յարեկելո, և կը կարծուուի թէ կը պատճառակին սռուցիկ կամ պըտուակ հովէ: Թանձր, սեաւ, պատամէն ամոց մը կը տեսնուի կարեալ յերկինց, և այս ամոցը երբեմն կը շարժիք արագ ծովին վրայ, որմէ երբեմն երբեմն կը բարձրանայ ջուրը կոնածեւ և կը կցի վերնոյն: Ուր որ առոնք կը միանան, սիւնը կրնոյ երեւք սոք թանձր բլլալ, և երբ պյու սիւնը կը կարի, հեղեղք ջուրց կ'իջնեն վար: Այս բառը կը գտնուի Խամարին մէջ, ուր սահայն ապաստանին 7 համարին մէջ, ուր սահայն սազմոներգուն կը թուէ ակնարկել յրգէժներ:

Յուգա, +. չորրորդ սրգի Յակոբայ և Լիայի, ծնեաւ ի Միջադեսու, 1755 ին նախ քան զիբ., Սննդ. Խթ. 35: Պատուաւոր անձ է ի պատուաւութեան Յովենիայ, Սննդ. Լի. 26, 27. Խթ. 16-34, բայց ոչ այլուս ի պատմութեան Թամարին նույն իւրոյ, Սննդ. Լի.: Յակոբայ վերջին օրհնութիւնը կը մարգարէանայ Յուղայի ազգատառհմին զօրութիւնը և յաջողութիւնը, և այս ցեղին անելին իրրեւ դլուի հրեական ազգին մինչեւ Քրիստոսի ժամանակը, Սննդ. Խթ. 8-12, թէպէտ Յուգա չէր անդրանիկ, շուտով համարուեցան իրեւ գլուխ որդուց Յակոբայ, և ցեղ նորա եղիք քան զայլ ցեղու իսրայէլի հզօր, և թուով բազում: Պաղեստինու հարաւային արեւելեան մասն ինկաւ բաժին այս ցեղին: Տես Հրեատան: Յուգայի երկրին սահմանագունին եր Երուաղէմ, նիստ հրեական պաշտաման, և Յուգայի ելաւ Դաւիթ և անոր թագաւորական զարմը, որմէ սերեցաւ Փրկիչն աշխարհի:

Յեւ գարծին ի գերութենէ, Յուղայի ցեղը գրեթէ միացուց իրեն հետ ըուլը Երբայսկան ազգը, որ յայնմէ հետէ ճանչցուեցան իրը Հրեայ, կամ Յուգայէան, իրեւ սերունդ Յուղ-

գայի : Յուդա, երբ կը յիշուի իրեն տարրեր յիսրոյնէ կամ յշփրեմոյ, պյսինքն Սամարիոյ թագաւորութենէն, կը նշանակէ Յուդայի թագաւորութիւնը և Դամիթի սերունդը : Տես Երրայնցք ք Թագաւորք բառեր : Այս ցեղին նշանաւոր յատկութիւններէն մին այս է, որ պահեց ճշմարիտ կրօնքը և քահանայական պաշտոնը հանգերձ օրինական ծեսերով ի տաճարին որ յԵրուսաղէմ, մինչ տասն ցեղը եղան անձնատուր կապաշտութեան, մանաւանդ ունեցէն որթեր պաշտելու :

2. Իսկարիոնվացի, պյսինքն ի կարիով քազաքէ Յուդայ, թես . ԺԵ. 25 : Եր մին, յերկոտատան առաքելց Փրկչին, և կը մուսի թէ կը վայելը իւր բոլոր առաքելակցաց վատաշութիւնը : Միւս առաքեալք անոր կը յանձնէին ինչ նուեր որ կ'ընդունէին, և իրենց բոլոր առաքուամին միջոցները, և երբ երկոտատանք դրկուեցան քարոզել և գործել պանչելս, կը թուի թէ Յուդա անոնց մէջ էր, և ընդունած էր միենդյն դորութիւնը և իշխանութիւնը : Սակայն սովոր էր, նզն իսի այն ժամանակ, ուղիականել իրեն մատ մը հասարակց ստակէն, Յօվէ . ԺԲ. 6, և վերջապէս կնքեց իւր վատութիւնը՝ մատնելով զիսուու ստակի համար : Իր 3 Անդղիական սոկոյ չնչն գումարի մը համար Յուդա խոստացաւ Հրեց ժողովին ցուցնել զատիդն ուր մարթէր բանել զիսուու զիշերայն առանց վատնոգի խոսութեան : Բայց երբ տեսաւ Յուդայ իւր մատնութեան հետեանքը, զգաց ստատիկ խայթիցի, և որովհետեւ անհնար էր աղատել զինք պյն ազետալի դիպաց պատօսիահանատուութիւնէն, նետեց քահանայից առջն արեան դինը, անցաւ նետովի մթին հովտէն, և կախեց զինք, Մատթ . իԵ. 3-10 . Ղուկաս, ի Գործ առաքելց, Ա. 18, կը յաւելու թէ Յուդայ ինկաւ գլուխայր և հերձաւ ընդ մէջ, հաւանականապէս վասն զի խցեցաւ չուանը կամ կոտրեցաւ ճիշը որմէ կախուած էր : Այս կրկին մահուան տեսարանն էր թերեւս սեպացեալ բլզն կողն ի հարաւոյ ննովմի ձու պէս դրուած յամի Տե. 66 : Է-

րզն : Տես Ակեղդամա : Յուդայի այն խոսուովանութիւնը որ եղծին տաղապէն յասած եկաւ երեւելի վկայութիւն է անարատ անմեղութեան Յիսուսի, Մատթ . իԵ. 4, և անոր ահաւոր քամիանը՝ խրատ մեծ ընդդէմ ագահութեան, կեղծաւորութեան և ամէն անհաւատարման թեան, Մատթ . իԶ. 34 . Յովէ . ԺԵ. 12 . Գործ . Ա. 25 :

3. Մին յապելոց որ կը կաչուի նաև Ղերէս և Թագէսս, Մատթ . Ժ. 3 . Մարկ . Գ. 18 . Յուդ . 1, որդի Ալփիսյ և Մարեմոյ, և եղրոյր Յակորու կրսուելոյ : Տես Յակոր 2 և 3 : Այս Յուդա էր Յուդայի անուամբ ծանօթ թզթշն հեղինակը, Մարկ . Գ. 3 . Ղուկ . Զ. 16 . Գործ . Ա. 13 :

4. Եղրոյր Տետան մերց, Մատթ . իԵ. 56 : Շատերը կը կարծէն թէ այս Յուդա էր մօրաքեռոսդի և ոչ եղրայր Յիսուսի, և էր նոյն ընդ Յուդայի առաքելոյ 3 : Բայց Յիսուսի եղրայրները, հաւատացած չէին անոր մինչեւ մօտ ի վախճան կննաց նորա : Տես Յակաբաս 3 :

5. Քիսուոնեայ վարդապէտ, որ կը կաչուի նաև Բարսարաս, և զրկուեցաւ Երուսաղէմէ Ալնաբոք՝ Պօղոսի և Բառնարոյ հետ, Գործ . ԺԵ. 22, 27, 32 :

6. Մականուանեալ “Գալիեացի”, կը կոչուի նաև, Յովեսոսու, Գաւզացի : Մնած էր Դամազա, քառարի ի կաւզանիտիս, մօտ յարեւելեան հարաւոյին ավն Տիկերայր ծովան : Ունելով ընկեր զԱպտօվկ մՅ, ժուեցաւ յապատամբութիւն գրգռել զշրեայր, բայց սպանու ի կուիրինիուէ կամ ի կիւրենեայ որ զյունու ժամանակաւ էր կուռակալ Ասորաց և Հրէտատանի, Գործ . Ե. 37 :

7. Հրեայ օմն ի Դամակաս, ընդ որում կը բնակէր Պօղոս, Գործ . Ժ. 1 : Յուդայնեաներ, անուն ասւեւալ Հրէից որ կը բնակէին օտար ազդաց մէջ, մանաւանդ յետ դարձի գերսթեան ի Բարելոնէ, յանուանէ Յուդայի, նախահօր նոցա : Տես Երրայեցիք :

Յուդայի, բաւդր, հաւանականապէս դրուած յամի Տե. 66 : Է-

առնգուն և սաստիկ տղբ տռ պյուս-
որի որ ուսւա վարդապետաց ոմանց
մոլորաթիւններուն և զեղծ վարուց
կը հետեւէին, ուստի և մասնակից
պիտի ըլլային անոնց սարսափելի
դաստիցն: Այս թաղթի կը նմանի
երկրորդ թղթիցն Գետրոսի: 14 և 15
համարին մէջ կոչուած վիայութեան
համար, աես իմասվք 2:

Յուլիս, հարիւրապել Աւգոստ-
եան գնդին, որուն յանձնեց ֆեռ-
տոս, կուսակալ Հրեասանի զՊօ-
զոս, տանել զնո ի Հոռովմ: Յուլիսո
շատ կը յարդէր զՊօզոս: Թղթ տու-
աւ անոր ելլի ցամաց ի Անդոն և
պյցելութիւն ընել իւր բարեկամնե-
րուն: Նոյն նաւարկութեան տաեն
արիշ անդամ մը Յուլիսո գէմ կե-
ցաւ գաւաճանութեան զոր նիւթած
էին զինուուրբ բոյոր կապելց կինաց
գէմ, և այնպէս ազատեց առաքեա-
լւ, գործ իի:

Յօդքարեդ, կին Ամրամոյ և մայր
Մովսիսի, Ահարոնի և Մարիմոյ,
թու. իջ. 59. Յօդքարեդ էր գուսառ
Ղեեայ, և հօրաքսր իւր երկանը,
ել. Զ. 20. թէպէտ յետոյ այսպիսի
ամուսնութիւնը արգելուեցան, Ղե. 5.
Ժ. 12:

Յօնանան, որդի կարեի, մին ի
գլխաւոր զօրավարաց Հրէից յետ
կործանման Երուսաղեմի, 588 ին նախ
քան զԲր., որ ճանչցաւ Գորոզիայի
իշխանութիւնը, և յայսնեց անոր
իսմայիկի դաւաճանութիւնը, բայց
ի զուր, և խնդրեց Գորոզիայի մահ-
ուան վրէժը. բայց յետոյ առաւա
Հրէից մնացորդն յերկպոտո հակա-
ռակ կարառուն Երուսաղի, որ չկրնա
լով արգելուլ Յօհաննանու ապստամ-
բական և կուպաշտ ընթացքը,
մարգարէացաւ աստուածային պա-
տուհասը, որ կատարուեցաւ ժամա-
նակին, Դ թագ. իի. 23-26. Երեմ.
Խ.-իի:

Յօսարէէ, հօրաքսր Յօվսեայ,
արքայի Յօւդայ, Յօսարէէ ազատեց
կոտորածէն և զահեց Յօվսիսի մինչ-
դեռ մասնուկ էր՝ Գործողիայի դա-
ւաճանութենէն, Դ թագ. ԺԱ. 1-3:

Ն

Նասա, 1. արքոյ Ամմոնացւոց,
յազթուեցաւ ի Սաւուզոյ, մինչ
պաշարած էր Նասա զՌամովթ-Գա-
դաադ, Ա թագ. ԺԱ: Նասա, կամ
ինչպէս ոմանկ կը կարծեն, անոր որ-
դին և անուանակիցը, բարեկամու-
թեամբ էր ընդ Դաւթի, Բ թագ.
Ժ. 2:

2. Հայոր Շարուհեայ և Արիթեայ,
քերց Դաւթի ի հօրէ կամ ի մօրէ
միայն: Նասա թերեւ էր այլ անուն
Յեսսէի, կամ թերեւ անուն կնոջ
նորա:

Նատասան, մին ի Կոխահարց Տես-
աբն, Մատթ. Ա. 4. Ղուկ. Գ. 32:
նահապետ ցեղին Յուգոյ յահապա-
տին, Թու. Ա. 7. Բ. 3. ի. 42, և ա-
ներորդի Ահարոնի, Ել. Զ. 23. Հուլթ.
Դ. 20. Ա Մնաց. Բ. 10:

Նարապ, յիւր, ի զաւակէ Քազե-
րոյ, տէր մեծամեծ երկիններու և
անասնոց, ի Մառն և ի կարմնզոս ի
հարաւոյ Յուգայի: Դաւթի մեծ ե-
րախտաւոր էր Նարազոյ, զասի զի
պաշտպանած էր զնո անապատին
աւազակներէն, բայց ի այնպէս
Դաւթի մեծ կարօտութեան ժամա-
նակ, մինչ Նարազ պարաէր առա-
տաձեւանութեամբ օգնել Դաւթի,
մերժեց ամարգութեամբ անոր իսրա-
յիլը, որ էր քիշ մը պաշար Դաւթի
կարօտեալ զօրաց: Դաւթի զոյրա-
նալով Նարազոյ այս ապաշնորհու-
թեան և հիւրատեցաւթեան համար,
ճամբայ ելու մաշել ի ոուր զնա-
ւող և անոր մարդիկը: Բարեկամի-
ութեամբ Նարազոյ իմաստուն
կինն Արքէեա աղետից առաջն ա-
ռաւ: Տան օրէն Տէրը զարկու զՆա-
րազ որ մեռաւ, Ա թագ. իի: Տէ-
Արքէեա:

Նարաւ, Տարէուիստիւն, 1. քա-
զոք մօտ ի Բնթէլ և ի Գայի, Եզ. Բ. 29. Նէեմ. ի. 33:

2. Քազոք Ռուբենի ցեղին, Թու.
Լ. Բ. 38: Մովարացիք առին պս քա-
զոքը, և ունէին զայն առ Երեմիա-
յիւ, Ես. Ժ. 2. Երեմ. իջ. 1:

3. Լեռ Մովարու, ուստի Մովէս
առաւ աւետեաց երկիրը, և ուր

մեռաւ : Նաբաւ Աբարիմ լերանց մէկ կատարն է յանդիման Երիքովի ի վերոյ : Ափդցէն, Պուըքհարս, և այլք, նշյն կը համարին զառ ընդ Ագդարոսի, իրը տասն մղն ի հիւսիսյ Առանձի : Ճանապարհորդք չեն յիշեր շատ բարձր կատար մը պին շղթային մէջ որ ճիշդ Երիքովի դիմոցն է, և որ գեռ բռու արժանաւոյն դիտուած չէ, թ Օր. Լի. 49. Լի.

4. Կուռք Բարեկալսցոց, Խո : Խօ. 1 : Բարեկալսցոց աստեղարտշիական առաստեղաց մէջ կը տեսնուի թէ պին կուռքը հաւանականապէս Հերմէն էր : Նաեւ հին Աբարացիք կը պաշտէին զնաբաւ : Թէ ընդհանուր և շատ յարգի էր պիս աստուծոյն պաշտօնն առ Քաջանաքիքս և առ Ասորեստանինայոյ, յայտնի է ոչ սահաւ, յառուկ անուններէն որ կը գտնուին ի Սուրբ Գիրս, և որոց բարդութեան մէջ կը տեսնուի պիս բառն, սրբիսի ևն Նարսուգսոսոսոր, Նարուղարդան, Նարուսազարան, Երեմ. Լթ. 9, 13, ինչպէս նաև Ցոյն և Հռովմայեցի մատենագրաց մէջ Նաբոնիդ, Նաբոնաստոր, Նաբօպազասար, այլովքն հանգերձ :

Նաբէօր, մին յորդւոց խօսմայի, Մնադ. Խի. 13, որոյ սերունդը գրաւած էր Անապատ Աբարիս արօտներն, Խո. Կ. 7, և հուսկ յետոյ եղաւ հայատակ Եղովմայեցւոց : Կը կարծուի թէ արտօքին պատմութեան մէջ յիշուած Նաբաթացիք ասոնք էին : Տես Եղավլ :

Նաբավը, բեր, Խորսյելսցի ոմն Յեղովմայել, որ չուղից վաճառել Աքարու իւր հոյրենական այդին, Վետ. Խի. 23, 24, և յայն ոսկի ոպանուեցու թելուրութեամբ Յեղաբելյայ թագուհւոյն զըսպարտուելով իրեւ հայհոյի : Աբար աէր եղաւ իսկոյն ցանկացեալ այգւոյն, թերեւ պատճառառելով թէ կառավարսութեան կ'իյնար այն կալուածն իրեւ ստացուած մատնչի, մատնիչ հրաման : Կերպ զնաբովիթ զըսպարտեալն իրեւ հայհոյի : Կամ թերեւ Նաբավիթայ ժառանգները չըսպարեցին այրւոյն յափշտակութեան դէմ՝ վախինալով Յեղաբելյայ գաղտնական ինքնական անօթները և ուրիշ մեծագիտներ կողազատներ դրա ի պահուածի բերոյ մեհեանը : Ցովակիմ երեք արքի հաւատարիմ նաց Նաբուգոդոնոսորայ, և ապս ապտօնաբեցաւ . բայց յետ երից կամ չըրից ամաց, պաշարուելով յիշուապէմ, բռնուեցաւ և սպանուեցաւ, և մար-

նել թագաւորին և թագուհւոյն քան զնոսա բարձրագունին, Եհովայի, մատանուա պատուհար, գ թագ . Իլլ. Դ թագ . թ. 24-26, 36. Ժողով . Ե. 8 :

Նաբաւգագանուար, որդի և յաջորդ Նարուղարապայ, թագաւոր բարձրէացէացւոց իրը 600 ին նախ քան զիր : Քիչ ժամանակ յառաջ գահակից եր հօրը, և զրկուեցաւ նորէն առնուլ զբարբեմիս, զըր գրաւած էր Նկեաւով, արբոյ Եղիպացուացոց : Նարուղոդոնոսոր կալաւ Ցավոակիմ և շիթայսակապ արարու գերի ի Բարեկոն, բայց յետոյ արձակից զնա ի Հրեաստան ատրեկան մէծ հարկ մը առլու պայմանաւ : Խազացցց շատ մարդ Երուսաղեմէ, յորոց միջի էին Դանիիկ, Անանիա, Միհայէլ և Աղարիս, ամենէքին թագաւորական գերգաստանէն, զոր Անրուղոդոնոսոր պատուիրեց ինամուն կրթել յուսութեան գաղդէեց, որդի ոք այսպէս կրթուելով պին չըրէքին պատոնիք գործածուերին յաբըսնիս թագաւորին, Դ թագ . Խի. 1 . Բ Մնաց . 1. Զ. 6. Դան . Ո. 1 .

Նարուղարապա մեռաւ, և Նաբուգոդոնոսոր որ պին առեն կամ Եղիպաս էր և կամ Հրեաստան, ամառարեց երթալ ի Բարեկոն, իր զօրապետոց յանձնելով Անորուց, Հրէից, Փիւնիկեցւոց և Եղիպատացւոց գերիները Բարեկոն առնելու գործ . քանզի, ըստ Երուսաղեմի, Նաբուգոդոնոսոր նուռածած էր բոլոր պին երկիներն : Նարուղոդոնոսոր բաժնեց պին այս գերիներն այս պին երկիներն այլ կերպով հասկանաւ : Ցովակիմ երեք արքի հաւատարիմ նաց Նաբավիթական անօթները և ուրիշ մեծագիտներ կողազատներ դրա ի պահուածի բերոյ մեհեանը : Ցովակիմ երեք արքի հաւատարիմ նաց Նաբուգոդոնոսորայ, և ապս ապտօնաբեցաւ . բայց յետ երից կամ չըրից ամաց, պաշարուելով յիշուապէմ, բռնուեցաւ և սպանուեցաւ, և մար-

մինը նետուեցաւ գեշ թաշնոց երկնից, ըստ մարդարէնութեան երեմիայի, զլ. իի.

Յովսկիմայ յաջորդն, Յեքսանիա, թագաւոր Յուլիայ, ապօտամբելով ի նարուգոդոնոսորայ, պաշտուեցաւ յըրուսաղէմ, ստիպուեցաւ լինել անձնատուր, և տարօւեցաւ, իւր գիւտաւոր պաշտօնէից հետ, գերի ի Բարելոն, նզյնպէս մայր նորա և կանայք, և ընտիր ընտիր ձեռագէտք Երսուազեմի, թուով իրրե տասն հազար։ Այս գերինքնէն էին Մուրթքէ, Հօրեգորդքի Խօթերյա, և Եղիկէլ մարդարէ, Խմբ. թ. 6. Նարուգոդոնոսոր առաւ անեւ ըոլոր ոսկեզն անօթները զորս Սոզոմոն շինել տուած էր տաճարին համար, և թագաւորական գանձը, և թագաւորեցաց Եկեռնիխյի Հօրեղբայրը Մաթանիա, զլը Սեգեկիա անուանեց, Սեգեկիա մասց հաւատարիմ Նարուգոդոնոսորայ ինը սարի, յետոյ ապօտամբեցաւ և եղաւ գանձակից ընդ դրացից թագաւորուս։ Բարելոնի թագաւորուս եկաւ Հըւեսատան, նուանեց երկրին գլխաւոր տեղերը, և պաշտօց զլրուսաղէմ։ Փարաւոն վափառ եկաւ Եգիպտոսէ օդնել Սեգեկիխյի, ըոլց Նարուգոդոնոսոր պատահեցաւ անոր, և ստիպեց զնաշանալ իւր երկրը։ Եթե այսորիկ Նարուգոդոնոսոր պաշտօց զլրուսաղէմ էրկեց հարեւաները իննուուր իւր երկրին մետասաւարիք տարին, 588 նախ քան զիր. առնուեցաւ քաղաքը, և Սեգեկիա բանաւելով բերսեցաւ Նարուգոդոնոսորայ առջեն, որ այն ատեն էր ի Ռեզա յերկրին Ասորւց։ Բարելացւոց թագաւորն ի մոտ հատապարտեց զնա, անոր աչցա առջեն հրամայեց սպանանել որդիւր, յետոյ հանեց Տեղեկիխյի աշուներն, և շղթայակառ զրկեց զնա ի Բարելոն, Դ թագ. իի. իի. թ. Մատոց. ԼԶ։

Նարուգոդոնոսորայ թագաւորութեան ժամանակ Բարելոն և Բարելացւոց տէրութիւնն հասաւ ի ծագպայծառութեան։ Նարուգոդոնոսոր շատ աշխատեցաւ զարդարել զիարելոն, և այս եղաւ նորա մեծամեծ պարծանաց մին։ “Աս չէ”, կըսեր,

“ան մեծ Բարելոնը՝ որ ես իմ զօրութեամբ իմ մեծութեան փառքին համար թագաւորութեան տուն շինեցի։ Բայց Աստուած կօրծանեց անոր պարծանիքը, և Նարուգոդոնութեան Գանձիկլի։ Տես Դան. Ա.-Դ. Տիգրիսի մօտ աւերակաց մէջ գըտնուած արձանագրութիւն մը, որ կը պահուի Լուսոն, Արեկելան Հընդկաստանի Տուն կոչուած տեղը, կը պատահ Նարուգոդոնոսորոյ այլեւալ գործերն ի Բարելոն և Գորիրրա կոչուած տեղը։ Արձանագրութիւնը յանկարծ կարելով պատմութիւննը կ'ըսէ թէ թագաւորին սիրով խստացաւ քարեկից գէմ։ “Կրօնից համար նուէրներ չէր տար, Մերովդաքայ պաշտօնը գաղրեցուց, և արգելեց զոյնել աստուածոց։ Կը հուներ ըստ Խելուրունիւն էսկորտուց”, Նարուգոդոնոսոր կը կարծուի մենեալ 562 ին նախ քան զիր., յետ թագաւորելով ամս իրրե քառասուն։

Մին ի Հռչակաւոր գործոց որ կ'ընծայուին Նարուգոդոնոսորայ, և ընդու անսարակայու կը պարծէր Նարուգոդոնոսոր, էին անսանի կախազանաւ բուրառատնք, զօրս ասի թէ շինեց Նարուգոդոնոսոր ըստ ցանկութեան ինոջ իւրյա, Ամիտեայ գշխուին որ հովասուն սնեան էր յաշխարից իւրում. յերկրին Մարաց։ Բարելոնի պէս գաշտաձեւ երկրի մէջ այսորիսի պարտէզ մը շինել բարձրաբերձ ծառերով ոչ պէլ ազդ հընար էր, եթէ ոչ արուեստիւ մեծամեծ հոգարլսւներ կանգնելով. և արդարե Նարուգոդոնոսոր հրամայեց ահագին հզումկից մը կանգնել երրշորս հրամայեց քառակսւր որդը առարածութեամբ, և աւելի քան երկր հարիւր ոուք բարձր։ Այս հզումկուին վրայ շինուեցան ածուք մին քան զմիւն բարձր, մեծամեծ քարերով ծածկուած որմոց կամ թմբոց վրայ իւրաքանչիւր որմոց կամ թմբոց վրայ զրուեցաւ կարդ մը պղրտուելուն, անոր վրայ կարդ մը ձիւթ և ձիւթին վրայ երկու կարդ քար, և ասոնց ամենասն վրայ գարձեալ կարդ մը կապար։ Այս հզումկուարին

կեց շինուեցաւ ուրիշ մը նմին նման բռպց աւելի փոքր, և դարձեալ ուրիշներ: Հզղակուտից վերջնին կարգին վրայ որ էր հասպար՝ դրսեցաւ հոգ, և անկուցան ծառեր, թօնիքր և ծաղիկներ: Այս կերպով շինուած պարտեղներ կ'ուռուուէին Եփրատաւ որ կ'անցնէր առ ստորոտավ պյան պարտիզաց, և ջուրը կ'ելէր մեքենայիւք վեր հզղակուտից մէջն: Այս պարտեղները պալատին մեծատարած գետնէն փոքր մաս մը միայն բռնած էին, բոլոր պյան գետինը որ անէր վեց մզոն շըշտպան էր պատեալ պարոզով: Այս պարոպէն ներս կային ուրիշ երկու պարիսխը և բարձր աշտարակ մը, և բաց ի պալտին շնչնքն, գաւիթներ, պարտեղներ, պյանքն հանգերձ: Բոլոր գուաները պղնձի էին: Պղնձի գուաներ կը յիշէ Եսայի, իսուլով հարելոնի առան վրայ ի կերպուէ, Ես. ԽԵ. 2: կախացանաւ բարատաններուն աւերակները կը արթուան թէ են պյան իսաւն ի իսաւն հզղարլոյն տակ որ կը կոշուի Գաոր, յարեկից Եփրատայ, և որոյ տարածութիւնն անի հազար կանգուն երկայինութիւն, և եօթն հարիւր կանգուն լայնութիւն: Այս հզղարլին հանուած աղիւոք աղիւն են, և ամենուն վրայ դրոշմեալ կայ առան նարուգուգոսորայ:

Այս թագաւորին ուրիշ մէջ շէնքն էր պյան աւերակը կը կոշուին պյամ Փիրոս Նիմրուա, իր ուժ մրցոն ի հարաւայ արեմոիր վերսիշեալ պարտիզաց: Տես թարելուն: Հէնքի Բոլիսոնի իսուզակութիւնք ցուցին թէ Նարուգուգոսոր շնչեց յիշեալ Փիրոս Նիմրուա, աւելի հին շէնքի մը աւերակաց վրայ: Այս շէնքն էր պյան արոք կամ յարկ, որոց իսրաբանչւրը քանի ոռք բարձր էր, և քառասուն երկու ոսք նուազ հորիցնական քանի իրմէ փարինը: Ի դադաթան շէնքին էր մեչեանը և դիտանը: Այս շէնքն հիմն եղած է հզղակայս մը յատակի փօխուած: Հէնքին իւրաքանչիւր կարգը կամ յարկը նուիրեալ էր մոլորակի մը, և պյան մոլորակին յատիցեալ գունով նուիրեած: Առաջինը, որ կառնոսի նուիրեալ էր, էր ուե, կուսնթագին

կամ Արամազդինը՝ շառագոյն, Հրատին կամ Արէսինը՝ կարմիր, արեգականը դեղին, Արուեկինի կամ Աստղինը՝ կանաչ, և Փայլածուին կամ Հերեւոնինը՝ կապյառ: ՄԵհեանն էր ոպիտակ, և հաւանականագէու էր նշանակ լուսնի: Այս վաղուց աւելի եալ շէնքին անկիւնները մօներս խոզուելով, զանուեցան զլաններ բեեւագիրներով որ կարդացուեցան և հասկցուեցաւ թէ Նարուգուգոսոր շըն շէնքը որ կը կոչուէր Պորոբիրպայի եօթն գնդոց կայան, թէ վիլած էր, և թէ Նարուգուգոսոր շարժեալ իւր առումնէն, ի Մերովգաբայ, նորէն շինած էր զայն աղիւուէ և գոճազմ կոչուած պատուական քարերէ, “առանց փոխելու շէնքին տեղը և առանց խախտելու անոր հիմք”: Արձանագրութիւնը կ'ըստ նուռ թէ պյան նորոգութիւնը եղաւ հիմք հարիւր շըրս արի յետոյ քան զառաջին շինութիւնն որ եղած էր թագզաթագաւորայ նեռք նոյն ձեռվ: Այս շէնքը եթէ շէր հօն ուր Սուրբ Գրքը կ'ըստ թէ էր բարելոնի աշտարակը, և ոչ հոն ուր էր թելոյ մեհեանը զար կը նկարագրէ Հերոգոսոս, գեթ բարելոնի աշտարակին և մէհնին նման էր: Այս շէնքին աւերակէն հանուած ամէն աղիւն ունի իւր վրայ Նարուգուգոսորայ նշանը, իսկ Պորոբիրա կոչուած տեղը կը թուր թէ էր մին յարուարձանաց հնոյն բարելոնի:

Նարուգուգան, էր զօրավար Նարուգուգոսորայ, և հրամանաւ նորա կողապետ և ոյրեց զերուազգէմ, Դթագ. ԽԵ. 8-20. Երեմ. ԼԹ. 9. ԾԲ. 12-30:

Նագար, ոստոցիւռ, 1. Էր երէց որդի Ահարոնի, և ոպանաւ առաւետառք պատուհասիւր, վասն զի յանդգնեցաւ մատուցանել օտար հուր ողջակիզաց սեզանը, Ղեա. Ժ. Տես Արքաւուդ:

2. Որդի Յերօրովամոյ Ա. Պ. արքայի իսրայէլի: Յաջորդեց հօքը, Յօհին նախ քան դիր, և յետ թագաւորելով երկու արի միայն, ոպան ուեցաւ, մինչդեռ պաշտած էր Գարագան, դաւաճանութեամբ բառապյի որ էր իսրայաց ցեղէն, և յա-

Փշտակեց թագաւորութիւնը։ Նա-
դար չար գործեց Աստուծան առջև
և անոր հետ կորեան անե որդիքը և
Յերազավամյու բոլոր ազգաւոհմը ըստ
կանխառացութեան Աստուծոյ, Գ
Թագ։ Ժի. 25-30։

Նազարեր, քաղաք ստորին Գա-
լիեսյի, իրը եօթանասուն մղն ի
հիւսիսոյ Երուազեմի, յերկրին Զա-
րուղոնի։ Ենու ած էր բլոյ մը կողը,
և կը նոյեր շքեղ և գեղեցիկ հօպոք
մը վրայ զոր կը պատեին բարձունք
նեղ անցք մը միոյն բաց թողով ի
հարաւոյ։ Նազարեթի միանձունք
պահ կրծիք բերանեց կը ցոյցնեն բա-
հաւանդ, և կ'ըսն թէ այն գահա-
ւանդէն վար պիտի նետեին զիթուու
մարդիկ քաղաքին, Ղուկ. Դ. 29։
Նազարեթ իր վեց մղն հեռու է
յարկմտեան հիւսիսոյ արկմտից թա-
րոր լերին, իրը ի կու ճանապարհին
որ ի Յորդանանէ ի Միջերկասան։
Նոր կոտականին մէջ կ'ըսուի թէ
Նազարեթ էր ՝ քաղաք Յիսուսի, ո
վասն զի էր սովորական անդի բնո-
հութեան ուր կը կենար Յիսուս իւր
կենաց առաջին երեսուն արին,
Մատթ. Բ. 23. Ղուկ. Ա. 26. Բ. 51.
Դ. 16։ Յիսուս այցելութիւն ըրաւ-
չոն իւր պաշտօնին ժամանակ, բայց
շատ հրաշք չգործեց ժողովրդեան
անհաւատութեան համար, Մատթ.
ԺԳ. 54-58։ Նազարեթ չին կոտ-
արանին մէջ չի յիշուիր, և ոչ Յով-
սեպոսէ. Կ'երեի թէ էր փոքր գիւղ
և աննշան, Յովս. Ա. 46։ Այժմուն
ին-Նասիրահ է գիւղ զատուցեալ,
իրը երկը հազար ընակչօք, որոց մեծ
մասը Լատին և Յշոյ Քրիստոնեաներ
են։ Իրը ուրի հարիր ոոր վեր է ծո-
վուն երեսէն, և Ամրելից մէջ գե-
ղեցիագոյն տեղը։ Տաները քար-
շն են, երկու յարկ, տափառակ
տանեաք, Ունի մղիկիթ մը, մեծ վանք
մը Լատինացւոց, և երկու կամ երեք
մասուու։ ՝ Պահապիծութեան իւր-
կոչուած տեղն բատ աւանդութեան
դրեթէ երկու մղն է քաղքէն, ուս-
տի և հաւանական չերեկի թէ կոտ-
ազեալ Նազարեթից առարին զիթ-
ուու այնափ հեռու գահավէժ բ-
նելու, մանաւանդ որ աւելի մօտ կան
ուրիշ գահաւանդք երեսնէ մին-

չն ։ յիսուն սոք բարձր գետնէն։
ի գագաթանէ բլոյն, որոյ զառի-
վոյրին վրայ շինուած է Նազարեթ,
տեսարանն արգարկ պանելիք է։ ի
հիւսիսոյ կը տեսնուին անթիւ բլուրք
Գալիեսյի, ձիւնապատն Հերմոն մո-
նաւանդ, յինքն կը ճգէ զայս հայե-
ցողաց։ Յարեւելից կը տեսնուի Յար-
դանանու հովիտը, և անդր քան զնա
ազօտ բարձունք նախնւոյն բառանու։
ի հարաւոյ կոյ մեծատարան և գե-
ղեցի գայուն Յեղոյն կը հանդերձ
հայկապն Թարորիւ և մասմամք ք
Փոքուն Հերմոնի և Գեղուուայ որոյ
արեւելիան ծայրը միայն կը հնարութ,
և հանդերձ բլուրք Սամարիոյ գեղ
ի հարաւ, մինչ կարմելոս կը կենայ
կանգուն յարեւմաից դաշտին, ունե-
լով առ ստորոտով իւրսվ Միջերեկ-
րականին կապուտակ ջուրերը։ Բո-
պինուն ի գիւսն որ կոչի ՝ Յուզոր-
կութիւնը զՍուրբ Գրոյ ի Պատկե-
տին, Կ'ըսու։ ՝ Պանի մը ժամ կեցայ
այն գագաթան վրայ, յափշտակեալ
մոգք այն ընդարձակ տեսարանին և
գիպաց վրայ զորո կը յիշեցնեն մօ-
տակոյ անդիքն։ Գիւզին մէջ (Նա-
զարեթ) որ բլոյն ստորոտին մօտ է՝
անցուց Փրկիչն աշխարհի իւր ման-
կութեան տարիները, և թէ կպէս տ-
նոր կենաց այն կանուի ժամանակին
վրայ շատ քիչ բան գիտենք, կան
ասկոյն ոչ ստկան բնական դիլք որ
տակաւին կը ճգէն մեր հայեցուածն,
ինչպէս ճգէցին ժամանակաւ զնորայն
Անտարակկոյ կ'երթար Յիսուս յա-
ճախ այն աղրիւրն որոյ մօտ կանգ-
նած էին մեր վրանը. անոր սառու-
ներն անտարակկոյ կոխեցին սակա-
մատակոյ րլու ըները, և աչալըները
դիտեցին այն բարձութենն չքիւզ
տեսարանը։ Հնա խազազութեան իւ-
խանը կը նոյեր ի խօնարհ մեծ դաշ-
տին վրայ, ուր գոռացած էր յաճախ
պատերազմաց աղմուկը, և հանդերձ
պատերազմոցաց ներկեալ էին ար-
եամբ։ Փրկիչը կը յիսեր նաեւ ան-
տարակկոյ ծովը, ընդ որ նաւք ա-
րագ արտգ պիտի տանէին քիկու-
թեան աւետին անտառն գեռ ան-
ծանօթ ազգերու և երկիրներու։ Են-
չի փսփութեան այն ժամանակին մին-
չն հիմա։ կուիք և արիւնչեղու-

թիւն արդարեւ գաղրած չեն յաւերկելոյ պն թշրւառական երկիրը, և թանձր խաւար էր պատէ դեռ բնակիչները . բայց պն երկրէն ծագեց լՄԱՆ որ լուսաւորեց զաշխարհ և յայտնեց նոր երկիրներ . չիմա պն լուսոյն ճառագոյթը կը սկսի ցուլանու ետ հեռաւոր կզզիներէ և երկիրներէ . լուսաւորել վերստին պն խաւարեալ երկիրն ուր ծագեց ի սկզբան .

Նազավրեցի, յորդորժումն առւել քրիստոսի, Գործ. Բ 22. Դ. 10. կանաւ ըսուած էր ի մարդարէս, Սաղմ. իթ. 7, 8. Ես. ԾԳ. 2, թէ Մեռիան պիտի անարգուէր և մերժուէր ի մարդկանէ . և այս յորջօրջումը, որ իրեւ նախատանաց անուն գործածուցաւ, ցուցուց մարգարէւութեանց ճշմարտութիւնը, Սաղմ. Բ. 23. Գործ. իթ. 5 : Նազարէթ էր քաղաք փափր, Պաղեստին անարդ մասին մէջ : Տե՛ Նազարէթ :

Նարան, դորէնեւ-ւ 1. Հրեայ մարդարէ, Զուբ. ՓԲ. 12, բարեկամ և խորհրդական դաւթի : Հանդյ թուեցաւ Նաթանայ դաւթի գիտողւթիւնը առանք առանք մը շինելու Առառծոյ, բայց հրամանաւ Առառծոյ տուաւ թուզալ պն գիտաւորութեան կատարումը Սոզոմնի, Բ Թագ. Ա. 1-17, Գեղեցիկ և յարմար առակով մը ցուցուց դաւթի նորին մեզքն ընդգէմ Աւրիսի և ներսորեայ, Բ Թագ. ԺԲ. Սաղմ. ԾԱ. և կը թուի թէ Նաթանայ անվիչներ համարձակութիւնը հանձին եղաւ դաւթի, և այս համարձակութիւնն արդարն արժանի է յաւերծ յիշաւուակի . առեն Նարան 2: Հաւանական է թէ Սոզոմնի կրթուեցաւ ընդ ինամոնք Նաթանայ, Բ Թագ. ԺԲ. 23: Արդարէ Սոզոմնի հազարզութեամբ յաջորդել յաթուա թագաւորութեամբ յաջորդել յաթուա թագաւորութեամբ յաջուա օգնութեամբ Նաթանայ, Գ Թագ. Ա: Նաթան անէր գրուածներ դաւթի և Սոզոմնի վրայ, բայց այս գրուածները կորուած են, Ա Մնաց. իթ. 29. Բ Մնաց. Թ. 29: թէ որչափ ապրեցաւ Նաթան առ. Սոզոմնի, չէ յայտ, բայց անոր որդիներէն երկուքը բարձր պաշտօնեաներ էին յարըունիո Սոզոմնի, Գ Թագ. Դ. 5:

2. Մին յորդուց Դաւթի ի Բերարէէ, Ա Մնաց. Գ. 5. ԺԴ. 4, և էր քրիստոսի նախահայրներէն, Ղուկ. Գ. 31: Տե՛ Ազգանամար :

Նարանայէլ, դորէն Առուծոյ, աշակերտ Քրիստոսի . հաւանականապէս նոյն ընդ Բարբարիմեայ, զը տես: Նաթանանայէլ էր ի կանայ դավիլեացուց, Ցովհ. իթ. 2, և դիմիստ տռ աղջին անդամ անշշազներէն մին, որյ որտին գաղտնիքը և վարչը յայտնեց անոր Յիսուս երբ առաջին անդամ խուեցաւ անոր հետ, Ցովհ. Ա. 45-51: Փիլիպոս և մայծ զՆաթանայէլ առ Յիսուս, որ ի անուննեն զնա՝ խուեցաւ պն նշանաւոր գովեստը, որով Նաթանանայէլ անունը եղաւ համանուն ընդ բառին անդամանին: “Ահա ի հրաւընըն իսրայելցի իսրայելցի մը, որուն ները նենդութիւն չկայ” ։ Նաթանանայէլ էր մին աշակերտաց որոց երեցաւ Քրիստոս առ ծովուն Տիբերեայ յետ յարութեան իւրայ, Ցովհ. իթ. 2: Նաթանանայէլ յետ ականատես լինելոյ համարձական Քրիստոսի, միւս առաքելոց հետ գարձաւ Երուսաղէմ, Գործ. Ա. 4, 12, 13:

Նարանայիմ, Նոտիւուչ, անուն որ ի սկզբան արուեցաւ Ղետացուց, Թառ. Բ. 19. բայց յետ հաստատելզի իսրայելցաց ի վահան, արուեցաւ անոնց որոց գործն էր ոպասաւորութիւն իսրայելն և տաճարին, և որ կը կատարէին գժուարագոյն ծառայութիւններ, ինչպէս փոյտ և ջուր կրել . Նախ Գարաւունացիք կորզեցան յայս պաշառն, Ցեռ. Թ. 21, ապա ուրիշ վանանացիք որ անձնատուր եին, և որց կեանքը շնորհուած էր, Առոնցմէ շատերը կը թուի թէ եղեն նախ սպասուորը դաւթի, Սոզոմնի և ուրիշ իշխանաց, որը յետոյ կարգեցին զանանք առաճարին սպասաւորութեան, Գ Թագ. Թ. 20, 21. Եղբ. Բ. 58, 70. Բ. 20. Նէմ. ԺԲ. 3: Հաւանական է թէ ասոնք գարձած էին ի հրեռաթիւն, Նէմ. Ժ. 28, և թէ աննացմէ շատերը կ'սէնի ի որտէ ինչ որ կ'ըսէր դաւթի, “Աւելի ընտրեցի իմ Աստուծոյս առանց շեմին վրայ կենալ, քան թէ ամրարշաց վըտաններուն

մէջը բնակիլ, Սաղմ. ԶԴ. 40. Նա-
թանայիկք տարուած էին ի գերու-
թիւն Յազդայի ցեղին հետ, և բազ-
մութեամբ զիկուած էին մօտ ի կաս-
պից ծով, ուստի Եզրա բերաւ ա-
նոնցմէ երկու հարիւր քսան հոգի
Հրեաստան, Եզր. Ը. 17.

Նախաթիմանութիւն, յառաջա-
գյն աեղութիւն և խնամածութիւնն
Աստուծոյ նախախնամութիւնը կը
պահէ և կը զարէ ամէն արարած։
Անոր խնամքը կը տարածուի բոլոր
տիեզերաց դրայ, և է անդուլ և ան-
գապան, Աստուծոյ բոլոր յախակո-
թիւնները կ'իմացուին նախախնամու-
թեամբ։ Աստուծած է որ կու ասոյ
կերակուր առառաւուց, և կը լիու բո-
լոր կենդանի արարածոց ժափարք։
Սուրբ Գիրք կը սորվեցնէ թէ ամէն
արարած կը նոյի Աստուծոյ և ի իր-
մանէ կարեալ է, Յօր. Լ. 41. Սազմ.
Ճ. Ճիթ. 15. 16. Ճիթ. 8, 9, և կը
Հաստատէ թէ Աստուծած Կիշիէ բո-
լորվին ամէն դիպաց և բոլոր էից
դրայ։ Ամեններն չկան դիպութ յաշ-
նարհի։ “Վիճակը ծոցը կը ձգուի,
բոլոյ անոր ամէն կարգադրութիւնը
Տէրոզմէ է”, Ո. Առակ. Փ. Ձ. 33. Շնո-
ջուկ մը, կամ մազ մը ի գիշեց շնո-
ջար գեաին առանց պիտութեան Աս-
տուծոյ, Խ. Փ. 26. 27. Մատիժ.
Փ. 29, 30. Գործ. Փ. 24-29 ինչ որ
չնչին չհամորեցաւ Աստուծած սուեց-
ծել, չինչն չի համարի նաև պահէլ
հանամել, իւրաքանչիւր մարդոց
պատմութիւնը, կանգնումն և ան-
կումն իւրաքանչիւր ազգի, և Քրիս-
տոսի եկեղեցւոյն յառաջազիմու-
թիւնը կը յայտնեն ամենայն ուրիշը
և յամենայն ժամ զեւան Այսորիկ
“որ ամէն բան իր կամքին խորհրդուվէ
ի գործ կը դնէ”.

Նախանձաւորութիւն: Տես Շնոր-
դիւմ բառին առկ: Նախանձու կուր-
քը, եղեկ. Բ. 3, 5, նյու է ընդ թա-
մուզ, համար 4: Տես Թամուզ:

Նամակ. Կ'երեի թէ նամակ գրել
իրարու գուն ուրիշ սպառ էին Հր-
եայք. Նամակ քիչ տեղ կը միշտ է-
ին կտակարանին մց. Յ, Բ Թաթ գլ-
ւ. Նզր. Գ. Պ. 3. Նամակ կը դրկաւք-
բարեկամի կամ ճանապարհորդի ձե-
պաց. Երեմ. իթ. 3. կամ աբովնի




ՀԻՆ ԽԱՐԱԿ ՄԸ

սուրհանդակաւ, թ Մնաց. 1. 6.
խմբ. Ը. 10: Նամակը ընդհանրա-
պէս կը գտալարուեին զանաձև՝ վեր-
ջին ծայրը վրան փակցնելով. Նամակ-
ները կը հնարքուեին, դ թագ. ԽԱ. 8,
և երրեն կը դրաւեին պահարանի
առաջ և մեծապին և զարգարուն բասկի-
ւեց: Բաց նամակ զրկի, արհամար-
հանոց նշան էր, նեեւմ. Զ. 5: Նոր-
կտակարանին մէջ յաճախ կը յիշ-
ուին նամակ առաքեալներէն գըր-
ուած:

Նայիդ, Խորել, Բախունէլ, Երկիր
յարկելից Եգեմոյ, այսպէս հոչըստած
է, զառն զի Հոն թափառեցաւ կա-
յէն յետ վարանդութեան, Մննդ
Դ. 16:

Նայիմ, ուր Գրիսոսոս Գործեց իւր
գիւտաւոր Հրաշից մին, յարուցանե-
լով ի կեանս այրուց մը միտամօր որդին,
Ղուկ. Ե. 11-17, եր գիւղ փոքր ի
Դայիկեա, երկե մզն ի հարաւոյ ա-
րկեամից լերինն թարոր. Զարդիս
գծուծ գիւղ է, և կը կոչուի Ներին:



ՀԱՍՏՐԱԿ ՆԱՊԱՌԱԿ

Նապատակ, ովքը ցեղէն որմէ ե
ճագարը : Հրեից արդելեալ եր ու-
սել այս անասինյան միոր, Ղեա. ԺԱ-
Յ, զառն զի թէպէս «արծացող», ե
նապատակ, բայց «կծակաբաշխ»
էստակ : Գիտուց չե ըստ նապատա-
կի տեսակ մը որ կ'որմայ : Ասորուց
երկրին մէջ հայրն այլեայլ տեսակք
նապատակաց :

Նարգևս, Խոր. Ա. 12. Պ. 13, 14,
իւզ անուշահս յոյժ, կը պատրաս-
տուեր առանկէ մը որ կը բուսնի Հընդ.



կառան կարճ փուշերս. Շատ յարդի էր առ նախնիս, որ ախորդելով կը գործածէին զայն ի բազմնիս և ի կոչուն։ Ովրատիս փոքրիկ տուփ մը նարդոս մեծ աման մը գինոյ հաւատար կը դնէ, և կը համարի իրրե արժանաւոր նիւթ մասուցանելի հիւրոց զուարձնթեան համար։ Նարդոսը կը պահուէր զայուած և փառուած, երբեմ ոպիտակ կճեայ տուփերու մէջ, որոց կնիքը քակել և տուփը բանալը կը կիցուէր կոտրել տուփը, Մարկ. Ժ. 3. Աւետարանէք կը յիշն այս իւղն իրրե կարի անուշանոտ, “պատուական”, և “մեծագին”, այնպէս որ անոր մէկ լիուրը կ’արժէր աւելի քան երկը հորիւր գենար, պայմանը աւելի քան բառառուն թաւէր, Յազ. ԺԲ. 3-5. Տես Դանեկան։

Նարկես, ողունիւն, Հռազմայեցի մը որպէս տունէն շատերուն իրրե դրիստունէից ոզզայն կը գրէ Պօզոս, Հռազմ. ԺԶ. 11. Այսու անուամբ երկու անձինք կը յիշուին այս ժամանակին Հռազմէական պատմու-

թեան մէջ. մին սպանուեցաւ երկը տարի յաւաշ քան Պօզոսի գրելը, և էր սիրելի կըսդեայ կայսեր. միւսը կըսդեայ յաշնրդին, ներընի։ Նաւ. Տես երես 409։

Նաւար, Սամուելի և անոր աշակերտներուն բնակութիւնը մարդարկեց դպրոց պարագաներն ծանօթ չեն, բայց միայն թէ Նաւում էր ընիկ կիկեսացի, այսինքն, ինչպէս հաւանական է, Գալիլեոյի մէկ փոքր գիւղէն։ Նաւումայ մարդարկութիւնը երկը զւսկ է, և երկենիրը մէկ ճառ ու ականատես էր գէպքին։ Նաւումայ ոզյն բան վայելլութիւնը, եռանդը և վսեմութիւնը զարմանալի են յաշ ամենեցուն։

Նաւումայ մարդարէսթեան ժամանակին գալով, ատրբեր են կարծիք. Հմտագլուխ ի մեկնաց կ’ընդունին Ենրոնիմոսի կարծիքը, թէ Նաւում մարդարէտցաւ նիսուէի աւերի առ կիցեկաւ, յես պատերազմին Անենկերիմայ յԵզիպոտը ըստ պատմութեան Բնրոսոսի Բազգատեն ծ. ի. 6, և Նաւ. Գ. 8. Նաւում Նավ Ամենին առման, Ռափուակայ ամրարտուանութեան, և Անենկերիմոյ պարտութեան վրայ կը հօսի իրրե անցեալ գիպաց վրայ։ Կ’ակարիէ թէ Յուգոյի ցեղը գեռ իւր երկիրն էր, և կը կատարէր հան իւր անձերը, և յիշէ նաև ատոն ցեղերուն գերութիւնը և ցրուումը։

Նաքարտակիտ, պահէ գրամ Հըսովնայեցուց, կ’արժէր երբ չորս փող (Քոր)։

Նաքառվր, 1. որդի Սերուացոյ և հայր Թարոցի, Մնադ. ԺԱ. 22-23. Ղաւկ. Գ. 34։

2. Որդի Թարոցի և եղրայր Արքահամու և Աւանայ, Ամսանացաւ

Իր եղբօր դատեր, Մեղքայի հետ | 10. ԻՒ. 43. Նպազվը ուներ երկո-
սմէր Քաղգեցացւոց, Մնադ. ԺԱ. 26, | ասասի որդի, յարոց մին էր Բա-
29, բայց թուի թէ իւր ընակու- | թուել, հայր Ռեբեկայ, Մնադ. ԻԲ.
թիւնը փոխեց ի խռուան, Մնադ. ԻԴ. | 20-24:



ՄԱՍՆ ԻՆՉ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՆԱԽՈՒ

ՆԱԽ: Նախնեաց նաւերը շատ ան-
կատար էին համեմատալիքնեամբ ար-
դի նաւաց: Նաւարկութիւն կ'ըլլար
դուշութեամբ և առ ծովեզերը,
մէկ հրաւանդանէ մինչև միւսը, եթէ
Հնար էր՝ տեն գիշեր կենալով տեղ
մը, և երբ բացը կը բանուէին հեռ
ի ցամաքէ, չունենալով գեռ կողմ
նացցց, կը բռնէին իրենց տռաշնորդ
արեգակը կամ այս ինչ և այս ինչ
ասողը: Նշն իսկ Պօղոսի ժամանակ,
Պաղեստինէ, յիսալիս անցնող նաւք
երբեմն կը ձմերէին ճամքան, Գործ.
ԻԵ. 12. ԻԸ. 11: Նախնեաց նաւերն
Ծոդ հանրապէս մանր էին, թէպէս
մեծամեծներ ևս կը յիշուին: Շատ
անգամ զարգարուն էին այս նաւեր-
ուն իելքը և յառաջակազմը, և
“նշանը” որով կը ճանչցուէր հաւան
էր երբեմն նաւին պաշտպան տառու-
ծոյն պատկերը: Նաւերը կը մզուէին
ընդհանրապէս թիւակը որ շատ ան-
գամ կարդ կարդ էին, և կամ ի-
րարու վրայ, բայց կը գործենուէր
նաև առաջառառ: Պատերազմի ատեն
կը ջանապին ծակել և ընկզմել թըլ-

նամեաց նաւերը: Փինիկեցիք ան-
ուանի էին իրենց նաւերուն և ըն-
դարձակ վաճառականութեան հա-
մար, ինչպէս կը տեսնուի Նզեկիելի
նկարագրէն, ԳԼ. ԻԵ. և ուրիշ հին
հեղինակներէ: Թէպէս Յապատ, և
քրիստոնի կենարիա Հրէից նա-
ւահանգիստ էին, և Մնաց. Գ. 16,
ՑՈՒ. Ա. 3, բայց և այնպէս Հրեայք
չեղան երբէր ծովային ազգ, և անոնց
նաւարկութիւններն, ինչպէս կ'երեկ
կ'ըլլային Փինիկեցւոց օգնութեամբ,
Գ. Թագ. Թ. 26. Ժ. 22. ԻԲ. 19, 50:
Պօղոսի գեղեցիկ և ճիշդ նկարագրին
իւր ճամբրորութեան և նաւարե-
կութեան վրայ, Գործ. ԻԵ., նախ-
նեաց նաւարկութեան շատ գաղտ-
նիքը կը այսոն: “Թարսոսի նաւերու-
նամոր տես Թարսիս:

Ներաս, առոտուած Աւացւոց, Դ.
Թագ. Ժ. 3: Հրեայ մեկնիք կ'ըսնի
թէ Ներաս կը նշանակէ հաւզ, և
թէ կուռքն էր շահագլուի: Նաև
հին կաց պատմութեան մէջ կը
յիշուին շահակերպ կուռք ի մէջ Ա-
սորուց: Սարայեցւոց գրաց մէջ կայ

անուն Ներառոյ, իրեկ ստեղծան խաւարի, „որ, ըստ սնցյ Առորաքաղէ և ական դիցաբանութեան կը թուրի նշանակել չար գե մալրակային:

Ներրավիր, ողոգամբառիւն, միա ըստ սնցյ Առորաքաղէ և ական դիցաբանութեան կը ցուցնէ առաջաւ նզոր որսորդ, Մննդ. Ժ. 8-10. Ա. Մննդ. Ա. 10. Կը թուրի թէ Ներրավիր ոչ Ասուումէ կը փախար և ոչ ի մարդկանէ, թէ ժողված էր իւր գլուխը բազմութիւն յերւակաց, և կը տիրեկ Անհաւարայ երկրին, ուր և հիմնեց կամ ամրացաց զբարելոն, զԱրեք, զԱքադ և զԳազանէ: Մննդոց Ժ. 10 համարին մէկ մեկնութեան նայելով, Ներրավիր եղաւ հրապարի նիսուէր և թագաւորութեան Ասորեստանանց, թէ պէտ ընդհանրապէս կը կարծուի թէ Ասորեստանի տէրութիւնը հիմնեց Ասուր, զոր Ներրավիր արտօքսած էր Անհաւարայ երկրէն, Միջ. Ե. 6: Կը կարծուի թէ Ներրավիր սկսաւ շինել Բարելոնի աշտարակը, և աւերակաց մէծ կցու մը, հնոյն Բարելոնի մօս, կը հոչուի գեռ նորա անսամբ: Տես Բարելոնի:

Նեխուրաք, կի՞ն Յօվակիմայ և մայր մանուկ թագուարին Յերսնիսյ որոյ հետ հաւանականապէս ընկեր էր ի վարչութեան, ուստի և Յերսնիսյի հետ կը յանդիմանուի Երեմիայէ, Դ. Թագ. Խ. 8. Ներեմ. Ժ. 9. Իթ. 2:

Նեխուս, անուանի գետ Եգիպտոսի: Նեղոս կ'առնու այս անունը՝ յետ որոյ երկու մեծամեծ գետք, յորոց իր բաղդանայ հինգոս, կը միանան: Այս գետերն են Պահր էլ Աղիստ, կամ Սպիտակ գետ որ կը բազի քանի մը ծովակներէ Ափրիիէ Ներոր, և կը հուէ դէպ ի հրափային արեւելք միջնէ կը միանայ միւս ճիւղին հետ, այն է Պահր էլ Աղրէկ կամ կապացա գետ, որ կը բազի յԱպիսինիա կամ Հապէշ, և յետ երկայն մաս գտալց յարեւել հարաց և, յարեւաւաս հարաւաց, և անցանելց Տէմպէտա ծովակնէ, կ'երթայ ի հետևի կյա կցիլ ընդ Դ. Սպիտակ գետայ: Այս Ապիսինիան ճիւղը համարուեցաւ զարդիս

իր բաւն հինգոս, թէպէտա Սպիտակ գետն աւելի մէծ և երկայն է, և հին աստենը կը համարուէր իրեկ բաւն հինգոս: Այս գետերը կը միանան հրափային լցոնութեան վեշառատներորդ առաջնանին տակ: Այն աեղէն սկսելով հինգոս կը հուէ միշտ դէպ ի հրափա, քիչ մը աեղ միշտն խոտորելով այս ուղղութեանէն դէպ յարեւաւաս իրը հազար երկը հարրի մըն հետի ի ծովէ, կ'ընդունի իւր վերջին ճիւղը, Դագազզէ, մեծ գետ որ կու գայ յԱպիսինիսյ, և անցնելով ընդ նուպիա կը մանէ յեղիպտաս առ ջրվիժիւք մօս ի Աբէնէ կամ հսուան: Այս ջրվիժք կազմուած են ապաւաժներու շղթայէն որ կ'երթայ յարեւելից յարեւաւաս: Ջրվիժք երկը են. յետ այնորիկ գետն յառաջ կը վարէ իւր ճամբան ծանրութեամբ միշտ հանդար և լուս իդիպտասի երկրին մէջ մինչեւ ի վախճան: Նեղոսի միջին լցոնութիւնն է իրը ութը հարիւր կանգուն: ի սոսրին Եգիպտոս կը բաժնուի Նեղոս այլեւայլ ճիւղեր, և կը ձեւայնէ անուանի Տէմպէտ, զորմէ տես Ենեգիպտոս բառին մէջ: Տես նաև Նեղոսի անուանն մը Նավ-Աման անաբին տակ:

Որոցինետե գուն ուրեկ կը աեղայ հարաւային Եգիպտոս, ևս և ձևերանի, իսկ ի սոսրին լ: Գիպտաս ընդհանրութէն թէթև տարափք միշտն երբեմ երբեմ, կրնայ բաւէլ թէ բալը ընակն և քաղաքական կեցութիւն Եգիպտասի կախեալ կոյ Նեղոսէ, քանզի առանց առան զետայ նաև առանց տարեկան կանոնաւոր ոզգման նարա, բոլը երկիրը կը գառնար անրեր անտպատ: Նեղոսի ոզգմանց պատճառք, որ յաջ արգէտ և սնապաշա նաբինեաց հրաշտէլ կը թուէին, են անձեռք տարերը ի հեռաւոր հարաւային կազմանս երկրին, այսինքն Նեղոսի ականց մօս, յամսեան մարտի և յետոյ ես Գետը կը սկսի բարձրածան յԵղիպտոս մօս ի միջոց յաւնիա ամսայ, և երթալով կ'անի յաւնիսի մէջ: Օգոստոսին կը սկսի յորդել և զեղուկ եղերէն գուրս, և սեպտեմբերին համար կը համի իւր վերջին բարձրու-

թեան, և անառան երկիրը մեծաւ մասամբ ծածկուած է նեղոսի ջուրերով, Ամօս. Ը. 8. Թ. 5. Նաւ. Գ. 8. ի սկզբան հոկտեմբերի գեռ կը անէ սպասումը. այս ամսուն վերջը միայն կը սկսի գեան ամփոփութ իւր եղերաց մէջ: Օքսոսասի կէսէն մինչեւ ի վերջ կոյս հոկտեմբերի Եղիպատոսի բում երկիրը կը նամանի մեծ ծովակի կամ ծովու մը, ուր քաղաքը և գլուզք կ'երեխն երկ կ'զգիք:

Պատճառա պազարերութեան զոր կու տայ նեղոս ոչ միայն այս ոռոգութե, ոյլ և այն թանձր սկախառն ափողը զոր ջուրը նեղոսի կը բերեն, և որ կը նասի Եղիպատոսի հողին վրոյ: Այս ափողը կը նամանի պազարերի զարց ծածկոցի, և որովհետ բակենու պոյ տղմին վրոյ կը սերմանուի, առանց բերլու կամ հերկելու, արագ կը բուռնի սերմը, կը ջովանոյ և կ'ուռաճանայ: Տես Եղիպատօս:

Պետք չե կարծել սակայն թէ նեղոս կը ծաւալի Եղիպատոսի վրոյ բովանդակ, և կ'ոռոգէ զայն ըստ բաւականին առանց օգնութեան արաւեստի: «Եղիպատօսն նկարագիրներէն սմանը, կ'ըսէ նկամքը յերտի, «կ'նան կարծենունել թէ երբ նեղոս կը յորդէ, բուրը երկիրը կը ծածկէ ջրով: Գետայն եղերաց մօտ գտնուած երկիրն արդարք կ'ողողիք, բայց գետնին բնական անհարթութիւններն արգելք են ջուրերուն դէպի հետուն առածուելուն: Ուստի երկիրն մեծ մասը կը մնար չոր ցամաքը, եթէ շինուած շըլային ջրանցք և աւազանք որ կը լեցուին ջրով, երբ գետն իւր վերջին բարձրութեան կը հասնի: Այս պահեստի ջուրն յետոյ կը տարուի, երբ հարկ է, դաշտեր և արաւեր որ չար մնացած են, Այս յառաջներուն և աւազաններուն ջուրերը բարձր տեղեր հանելու համար ի գաղ ժամանակաց հետէ մեքենաներ կը դարձածուին յԵղիպատօս: Ասոնք մեծած մասամբ անիւններ են, որոց կապուած են գոյլեր: Եղինք կը գարձունեն պոյ անիւններէն զամանս զայլո որ աւելի փոքր են կը գարձունեն մարդիկ որ նասելով կը մզեն սպառվ անուղյ ստորին մատուցները, մինչ

մերի մատուցները կը քաշէն դէպի ի վար ձեռքը, ի Օր. ԺԱ. 10.

Որովհեան ողողմունք նեղոսի պայտափ կարեսը են Եղիպատոսի բուր երկիրն համար, հնարիւած են միջնուներ որ կը ցուցնեն գեազին յորդութեան սկզբը և աճումը: Այս միջնուները կը կոչուին Զափի նեղոսի: Հապարամանայ քայլայսաւ շէնք մը կզարդ գահիրէի դիմուն կզեղեկի մը վրոյ: Պահանջի գարդարանար իսրայէլ կը վրոյ: Պահանջի գարդարանար իսրայէլ կառավարութեան: Եղիպատոսի կառավարութիւնը ժամանակաւ զիտել կու տար պահ չէնքեն նեղոսի ողողման սկսիլը և հետզհետէ բարձրաւ նույլը, և անդի անաստան բարութիւնը բարձրանալը, և կ'իմացնէր ժողովրդեան: Եթէ ողողումը կը բարձրանար իսրայէլ զիտան սորով քառա երկու ոտք, կը սպասուէր առատ հունձք, քանդի անաստան բարու դաշտ գարդարանար իսրայէլ հաւականնեն: Եթէ ջուրը չէր հասնէր յայն բարձրութիւն, ըստ շափոյ նուազութեան ջրյն կը սպասուէր նուազութիւն բերոց և սով, որոյ սոսկալի օրինակները կան Եղիպատօսի պատմութեան մէջ: Եթէ ջուրը բարձրանար աւելի քան քառա և ութ սոսկ բարիզու, կը վահցուէր գարձեալ ի սովէ: Ողողման բարձրութիւնն ամէն տարի յայլակերպ է նաև գետայն պահան մասերուն մէջ: Ուր որ գետը նեղութոյն է, ջուրը կը բարձրանար քառա ոոր աւելի քան ի Սաորին Եղիպատօս: Կը կարծուի նաև թէ գետայն ճամրան երթալով կը լցուի: Տեղպահի հին ճնշերէն շատերն հիմն ցամաք են ամսար, և զիթէ անհետ: Եղիպատօս ի հարկէ կը հնաելի երկիրն անմարդարնակ ամսարութիւնն ըստ շափոյ ցամաքութեանն: Այս ամսարութիւնը կ'ակնարկին պոյ նշանաւոր երկիրն վրայ տրաւած մարդարէութիւնը, Ես. ԺԱ. 15. ԺԹ. 4-10. Եղեկ. Իթ. 10. Լ. 12:

Զուրք նեղոսի, թէպէտ աարւոյն մեծ մասին մէջ պղոտը են, երկիրն վերի կողմերն ինկած անձրւներուն պատճառաւ, բայց և պյանգէս, երբ կենալով կը մաքրուին, կ'ըլլան մեղմ և քաղցր, յարմոր յարրութիւն: Նեղոսի ջրյն առաւելութիւնը կը դովին ճանապահհորդք: Եղիպատօսիք

բերտանալիք կը գովեէին, նա մահաւանդ կը պաշտէին զնեղոս իրեն առանած:

Երբայեցիք երրեմն կու աային ժողով առաւնը Եփրատոյ և Նեղոսի, Ես . Ժթ. 5. Նաւ . Գ. 8 : Երբայեցիքներն առաջով պյաղէս կոշած են այս գետը նաև Արարացի մատենագիրք և Եղիպասոսի ռամբիքը, որ յարդ, Նեղոսի վրայ խօսելով, ծով բառը կը գործածէ: Նեղոս հաշիաւոր է նաև իւր ձկանց համար: Տես Թու. ԺԱ 5 Ես . Ժթ. 8 : Նեղոսի մէջ կը դանուին նաև կոկորդիլոս կամ Լեռաթան կոչուած գաղանը և գետաձին կամ բէհեմովթ: Տես Եփրատոս և Սիրով:

Նեմերիմ Տես Բերմամբա: Նեռ, անձ մը հակառակ. Թրիուսոսի: Այս մոզք կ'ըսէ Ցողմաննէսթէ իւր ժամանակն արդէն շատ նեպին կային, այսինքն թէ շատերը աւնէին Քրիստոսի հակառակ ոգի, որպիսի էին անհաւատը, Տերետիկոսունք և հայածիք, Ա. Յովհ. Բ. 18. Դ. 3: Այսպիսի անձանց յատուկ էր ուրանալ զնոյր և զըրդին, և Քրիստոսի գալուստը մարմարվ, Ա. Յովհ. Բ. 22. Դ. 3: Բայց առաքեալք և նախինին Քրիստոնեայք կը թուի թէ կը սպասէին դալստեան մեծի ուրուք նեւին, որոյ երեւում զիտի ըլլոյ յառաջ քան զերկորդ գալստս Փրկին, և զոր Պօղոս կը կոչէ “մեղաց մորդ և անօրինութեան որդի”, Բ. Թես . Բ. 3: Այս համարը կ'ակ- նարկէ Ա. Յովհ. Բ. 18 Քաջ մենահիներ միաբան են թէ նեւիւ կը հասկրց- ուին մասնաւոր զարդապահութեան կամ դրութեան մը զլուտիներ, որ պիտի յաջորդէին իրեւոր գարերով, Քրիստոսի հակառակ ոգևուզ, բայց Քրիստոս պիտի կործանէ զնոսա, Յայա . ԺԱ. ԺԹ. ԺԳ. Ժէ:

Ներաց, առանած Ասորետանեայց, որոյ առանարին մէջ և ի պաշտաման ոպանուեցաւ Անեերիմ իւր երկու որդիներէն, Դ. Թագ. . Ժթ. 37. Ըստ ստուգարանաւթեան, այս անունը կը թուու նշանակել “մեծ արծուի”, և Ասորետանեացւց հին քանդակներն ար առ մեզ հանուեցան



Նինուէի աւերակներէն՝ ունին մարդահասակ կուռքի մը նմանութիւնը որոյ զլուին արծուոյ է, ինչպէս կը աեսունի վերի պատկերին մէջ: Նաև ի մէջ հին Արարացւոց կար ասուած մը է կերպարան արծուոյ: Միւս



պատկերը որ կը աեսնուի հսո ի կերպարան թեւուր մարդոյ շրջանակի մէջ աղեղի ձեռին, ոտեզ կը աեսնուի յորմունա նախինցն նինուէի իրեւ պաշտելի ինչ, և կը կարծուի լինել նշանակ Ասորետանեայց երեւելի աստուածներէն միզյն:

Նետ, կը գործածուէր առ Հըրեայս ի պատերազմունս և յարս. Երբեմն էր լոկ ոլոք, պյսինքն սպյրտուուր անթեւ, երբեմն էր քիքն, այսինքն թեւուր, նաև միեւալ թաւուվլ, Յար. Զ. 1: Աղեղունք էին յայլեայլ նիւթոյ և բաղմապիսի, յորց զմանն զօրտւոր մարդիկ միայն կինային գործածեւ, Ասղմ. ԺԸ. 34: Նեպք կը

դարձածուեին կրակ տալու թշնամ-
նաց տուներուն և ի հմայաւթիւն,
Եղիկ. Ի. 21. Այլափոխ մաք կ'առ-
նուի հակ փոխանակ մանկանց, Սազմ-
ձիէ. 4, 5. փոխանակ փայլատականց,
Սազմ. Ժ. 4. Ամբ. Գ. 11. փոխա-
նակ յանկարծական տպեարից, Յոր.
Զ. 4. Սազմ. Ա. 2. Հ. Ա. 5. Եղիկ.
Ե. 16, և փոխանակ խարսութիւն և
կիւռ բանից չար լեզուի, Սազմ. Կ. Դ.
3. Ճ. 4.

Նետոփա կամ Նետոփար, բա-
զար մաս ի Բնիթիւնէմ, անունը միայն
ծանօթ այժմ, թ Թագ. ի. 28, 29.
Դ Թագ. ի. 23. Եղի. Բ. 22. Նէեմ.
Ե. 26.

Ներգաղ, մին ի չառառւածոց
Քութացւոց զրո բնակեցաց Առ-
ռեստանի թագաւորը Սազմնասար
ի Պաղեստին, Դ Թագ. Ժ. 30. Այս
կուռքը հաւանականութէն կը ցու-
ցնէր Հրամ կամ Արէս կոչուած մո-
ւրակը, որ եր ի վազուց նշանակ
արիւնչեղաւթեան, Արէս կը կոչուի
Սարայեցիներէն կամ Արաբացինե-
րէն լորտու-լու կամ -վրտ: Կուռքը
կը բանէր մէկ ձեռքով ուսուր մերկ,
և միւսով նոր կարուած գումբ մար-
դոյ: մազերէն. զգեստներն էին կոր-
միր ի գոյն արեան, ինչպէս որ մա-
լորակին լցան է կարմրագոյն: Արա-
սցիք կը ներկէին ասոր մեհեանը
կարմիր, և կը մատուցանէին արեամը
թաթաւեալ հանգերձներ, նաև պա-
տերազմնզ մը (հաւանականութէն-
չեր), որ նետուեր ջրհոր մը:
Ներգաղ անունը կը տեսնուի քանի
մը, յատուկ անուանց մէջ, ինչպէս
Ներգեղարատասար, Ներգիգառար, Ե-
րեմ. Լ. թ. 3, 13:

Ներքիթի: Յարըումիս արեւելեան
թագաւորաց հոգ կանանույն և
տանիթագաւորին կը յանձնուէր ներ-
քինեաց: Աստիներքինի բառն ոկուու
նշանակել ներքին պաշտօնեաց պա-
տասան: Այսպիսի էրն Պետոփրէս,
աւէր Յավսեփայ, Մնադ. Լ. թ. 17, և
գանձապետն կանգակայ տիկնոյ Ե-
թավպացւոց, Գործ. Բ. 27: Փրկիչն
մեր կը խօսի զայնպիսեաց “որ ինք-
զինքին ներքինի ըրէն երկինից թա-
գաւորութեանը համար, ” այսինքն,
որ կամաւ հրաժարեցան յամուսու-


թենէ, աւելի արդիւնաւորապէս աշ-
խատելու համար վասն արքոյութեանն Աստուծոյ, Մատթ. Ժ. 12.
և Պօղոս առաքեալ կը յորդորէ նոյն-
պէս ընել երբեմն ի հարկի, հայածա-
նաց ժամանակ, Ա Կորնթ. Ե. 26,

27: Տե Գազա:

Նեփրապիմ, վեցերորդ սրդի Յա-
կորոյ ի Բաղդապէտ, յազախնոյն Ռա-
քիլի, Մնադ. Լ. 8: Նեփթազիմոյ
կենաց վրոյ շտու քիչ բան գիտենք:
Նեփթազիմ ուներ չորս սրդի, Մնադ.
Խ. 24: Յակոր նահապես, երբ
տուաւ իւր օրհնութիւնն, ըստու:
“Նեփթազիմ գեղեցիկ խօսքեր տուող
ազատ թօնուած եղջերու մըն է, ”
Մնադ. Խ. թ. 21: Այս համարին մեկ-
նութեան համար աես լզգերաւ:

Նեփթազիմոյ ցեղին բաժին արք-
ուեցաւ գեղեցիկ և պաղաքեր մասն
հիւսիսային Պաղեստինու: Նեփթա-
զիմոյ ցեղին սահմաններն էին, յա-
րեւմոց՝ Ասեր, յարեւելից՝ վերին
Յորդանան և մասն ինչ ծովուն Տե-
րերեայ: Ի հիւսիսոյ կ'երթար այն
երկիրը մին Լիբանանու շղթայն,
որոյ ճիւզիրէն ոմանք երկայնելով
գէպ ի հարաւ. կը կազմէին “Նեփ-
թազիմոյ լեռները, ” Յես. Ժ. 32-
39. Ի. 7: Նեփթազիմեանք զօրաւոր
էին, երբ Դակիթ պատկեցաւ թա-
գաւոր, Ա Մնաց. Ժ. 34, և պատ-
ուով կը յիշուին ի պատերազմննս
Դատաւորաց, Դատ. Ա. 33. Ե. 18.
Զ. 35. Է. 23: կը յիշուին իրրէ նու-
աճեալ Ասորիներէն, Դ Թագ. Ժ. 20.
Ա երրէ առաջինք ի մէջ գերելոց
յԱսորիստանեաց, Դ Թագ. Ժ. 29.
Ե. թ. 1: Մեր Փրկիչը սուէպ կ'եր-
թար Նեփթազիմոյ երկրին հարա-
ւոյին մասը, Մատթ. Դ. 13-15:

Նեքաւով, կամ Փարաւոն Նե-
քաւով, հորունշեալ թագաւոր Ե-
թիպտոսի, յիշեալ ոչ միայն ի Սուրբ
Գիրս, այլև առ Հերոդոսեայ, որ
կ'ըստ թէ Նեքաւով էր սրդի Փաս-
մեափոսի, աղքայի Եղիպտացւոց,
թէ յաջրդելով նման ի թագաւո-
րութեան, գումարեց զօր բազում,
հանեց մէծ առօրին նաւաց ոչ մի-
այն ի Միջերկրականին, այլև ի Կար-
միր ծովուն, թէ մէծամէծ ծախիւք
և շատ մարդոց կորուեամբ ի զուր



ջանաց զՆեղոս միացնել ջրանցիւք ընդ կարմիր ծպնդուն, և թէ առաջին նշաւ որ զրկեց նաւ զննել Արքիկէի բուլը եզերը: Յուգոյի թագաւորն Յովսիա որ հարկատու և բարելսնի թագաւորին ընդդիմացաւ նկրաւով յառաջնին արշաւան նորա ընդդեմ նարուգոգոնոսորոյ, և կուտեցաւ անօր հետ ի Մակեդդով, ուր վերաբարուելով մեռաւ, և նկրաւով իսղաց յառաջ առանց երկայն կենալու ի Հրեաստանի, ի գարձին յԱփրատայ կողմերէն ուր առած էր Քարքեմիս, 610 ին նախ քան զիր: և թողած էր պահապան ի քաղաքներն, զկայ առաւ ի Ռեբզա յերկրին Ասորեց, և զրկելով զօր Յովվաքազու Յուգոյի թագաւորին զրոյ, ընկէց զնաւ, կապեց շղթայիւք և զըքկեց յԱզիպտոս: Ազա գոլով Երուսաղէմ, թագաւորեցուց Հրէից զեղիսկիմ կամ զՊովակիմ, և առաւ հարկ հարիւր ատզանդ արծաթոյ և տաղանդ մի ոսկեց: Աերի պատկերը որ Եփիպտոսի թագաւորաց մեծ շերժէն է, զոր գտաւ Պէլընի, կը կարծուի թէ կը ցուցն նկրաւովոյ առուած չորս պատանդ կամ գերի Հրէից երեւելիներէն, որոց մին թերեւ Յովվաքազ էր: Ասոնք սպիտակ էրն գունավ. առանց հետ կային չորս կար-

միր, չորս ու և ուրիշ չորս սպիտակ, ի նշան, ինչպէս կը կարծուի, Բաբելացւոց, Եթովպացւոց և պուց: Բազէգլուխ մարդ մը, որ յաճախ կը տեսնուի ի հին մեացորդս Եզիպտոսի, կը հանէր պատերիները թագաւորման առաջնորդ: Երեմիս, ԽԶ. 2, կը պատմէ թէ նարուգոգոնոսորոյ, արքոյ Բաբելոնի, առաւ վերստին զԲարքեմիս, Յուգոյի թագաւորին Յովսկիմոյ չորրորդ արքին, այնպէս որ նկրաւով չեղաւ ձեռնհառ պահէլ աւելի քան չորս տարի տեղերը զորս նուանեց յԱսորին, Դ թագ. ԽԳ. 29 մինչեւ իդ. 7: ի Մնաց. Լ. Ե. 20 մինչեւ Լ. Ձ. 6:

Նեազոլիս, այժմ կը կոչուի նարուի, Գործ. ԺԶ. 11, ծովկերեայ քաղոք Մակեդներոյ, մօտ ի սահմանագլուխ Թրակիոյ, ուր եկաւ Պօլս Սամօթրակիա կոչուած կղզին: Նեազոլիսն զնաց Պօլսի Փիլիպպէ: Նեեման, Գելցի, մեծարյ զօրապետ թենագագայ արքոյի Դամասկոսի առ Յովրամնաւ արքոյիւ Խորայէլ: Նեեման էր զարակելալ ըսրաւութեան ախտիւ, բոցց հրաշիւք բժշկուեցաւ, եօթն անգամ լուացուելով ի Յորդանան, Ղեմ. ԺԻ. 7, ըստ իրատուն Եղիսէի, Դ թագ. Ե. Ղ. ու Կ. Դ. 27: Նեեման ոչնչ կը հա-

մարեր իւր բոլոր պատիւր և իշխանութիւնը, և բժիշկներէ դարձան գտած չեր։ Խրատուեցաւ թողով իւր մեծամասութիւնը, և անսալ մարգարէին խրատուն, և բժշկուելով ոչ միայն շնորհակալ եղաւ մարգարէին, այսին մարգարէին Աստուծոյն։ Յայնանի վկայութիւն տեսնելով համզուեցաւ թէ Եհովան է կենդանի և ճշմարիտ Աստուծուն, և առաջ իւր երկիրը երկու գրաստառ բեռ հոգ խօսյելի երկիրն շնորհակալ եղաւ Աստուծոյն, Ել. Ի. 24։ Բննադաբայ հետ թիւմնի մէհեանը երթալուն վրայ մարգարէն Նէեմանայ որոշ հանձն մը շատաւ, անենալով ի Նէեմանը Աստուծոյն երկիրին և սիրոյն ծնունդը որ բաւական պիտի ըլլար զգուշացնել զնա արտաքրութան անգամ պատիւ մատուցանել կոսոց։

Նէեմանյ, գիրք-է, կը պարունակէ Նէեմանյ բոլոր գործերուն պատմութիւնը զոր գրեց ինք ի վերջ կըս երկար կենաց իւրոց, այն է իրը 43։ Ին անոր քան զիր։ Է երբ շարունակութիւն գրոցն նզրասայ, և կը կոչուի յոմանը ի հայր եկեղեցոյ Երկրորդ գիրք Եզրասայ։ Նէեմանյ գրոց մէկ մասն ինչպէս Ը. և Թ. գլուխները և Ժ. գլխան 4-26 համարները, կը թուին առնուած հասարակաց արձանագրութիւններէ, այլովքն հանդերձ Նէեմանաւ կը գոցաւին պատմական գիրք Հին Կտակարանին։

Նէեման, Գիտաբունիւն Տիւուն, որ զի Աբազեայ, ծնեալ ի Բարելուն առ գերութեամբ։ Եր, ըստ ոմանց, քահանայական ցեղէ։ ըստ այլոց ի զարմէ թագաւորաց Յուլիոյ։ Կը զարէր պաշտօն մատոււակի Պարսից թագաւորին, Երկայնարազալուն Արտաշիսի քավ։ Գիտալով կանխաւ Երուսալութիւն գարձող Հերէից թշուառութեան վրայ, ինդրեց հրաման թագաւորէն երթալ Երուսաղէմ և օգնել շինութեան քաղաքին։ Ուստի զրկուեցաւ իրբեկ կուսակալ ի քառներորդ ամին Արտաշիսի, իրը 44 ին նախ քան զիր։ Փոյթ առաջ մանաւանդ շնորհ Երուսաղէմի պարիսպները։ Սամարացւոց թշնամութիւնը, յարոց արգէն նեղուած էին յոյժ

Հրեայք, ոստոկացաւ ևս աւելի . և առ Սամարազատաւ, կուսակույաւ գտաւառին, Սամարացիք ինչ արգելք որ կրնային՝ յարուցին Հրէից դէմ։ Նա այնափ յանդդնեցան մինչեւ յարձակել գործաւորաց վրայ, այնպէս որ Նէեման հարկ համարեցաւ Հրամայել գործաւորաց զէն ի ձեռին աշխատել, և աարուան մը մէջ աւարտեցաւ պարիսպը։ Այս մնձ գործին և անոր վարչութեան մէջ, Նէեմանյ բարեպաշտ նախանձը և անշահանդրութիւնը, սէրն առ ժողովուրդն և առ քաղաքն Աստուծոյ, և ազգին ապաւինն յօդնութիւնն որպա, պահուեցան յախուտութեամբ Ռնէր գործակից ինքեան հաւատարիմ բարիկամներ, մանաւանդ զեզրաս, Նէեմ. Ը. 1, 9, 13. Ժ. 36, և ոտհմանեց քանի մը գեղեցիկ քաղաքային հարգեր։ Իրը 432 ին նախ քան զիր., թէպէս թէրեւ ոչ առաջին անգամ, գարձաւ իւր առաջին պաշտօն ի Բարելուն, Նէեմ. Ը. 6. Է. 14. Ժ. 4. Ժ. 6. ըլլաց յետ ոսկաւ ամաց կոչուեցաւ նորէն Երուսաղէմ ուղղել քանի մը անկարգութիւններ որ մնաւ գտած էին, որպիսի էին աաճարին պաշտօնը զանց առնել, շարաթը լուծել, ամուսնանալ ընդ կռապաշտա, պլազքն հանդերձ։ Կռապաշտ կանայո առնող Հրէաներէն պահանջեց կամ թողով զիանայո և կամ մէկնել երթալ երկրէն։ Տժոնչ քահանացից այս կամաւոր պարսկ թէրեւ առիթ տուաւ շնորհ Գրիգորինի տաճարը, և հաստատել Սամարացւոց պաշտամունքը։ Տիւ Սամարազատաւ։ Նէեման, ովնէ, անոն տուեալ յիշեկինել արբայէ Յուլիոյ զղնէի օձին զոր կանգնած էր Ասովէս անապատին մէջ, թու. Ի. Ա. 8, և զոր պահած էին իսրայելացիք մինչեւ Եղեցիկել ժամանակը։ Մնապաշտ ժողովութը կը պաշտէր պահ օձն իրբեասուած, ուստի Եղեցիկ պլրել տուաւ զանց, և ծաղու համար կոշեց անոր անունը Նէեմանը, պահիցն զննէն յոր, Դ թագ. Ժ. 4. Պատկերը, Նշիալը (մասունիր) և ուրիշ արտաքին կամ ինքթական հըպաստք, փախանակ զարդ ուցանելու հսգեար եռանդ, հակառակ կը գոր-

ծեն, Տեսանելի նշանք կը ծածկեն Փրկիչը, զոր պարտ է մանաւանդ յայտնել, Յօհ. Գ. 14-16.

Նիկոդեմոս, մին ի իսրայութականց Հրեշտ ազգային ժողովզյն, ի սկզբան Փարիսեցի, և ասպա աշխարհա Յիսուսի, կանուն համոզուեցաւ թէ Քրիստոս Աստուծմէ նկածէր, բայց չէր պատրաստ իրկ և իրկ յայտնել զանձն իրրե հետեւող Քրիստոսի: Առ Յօհաննու, գլ. Գ. 1-20, կը տեսնուի նախ իրրե երկնոտ խուզարկու ճշմարտութեան, և կը ոորդի վերստին ծննդեան և քառութեան մեծ վարդապետութիւնը: Առ նմին Յօհաննու, գլ. Ե. 45-52, կը գործնեկ զնու զգուշակ զայտպան Փրկիշին առաջի ժողովզյն: Հուուկ սւրբն ի որտառուչ տեսարանին խաչելութեան, Նիկոդեմոս կը գտաւանի զանձրն հաւատացեալ, և կու գոյ ընդ Յօվանեփայ Արիմաթացւոյ հատուցանել վերջին պարտը Յիսուսի մռեալ մարմույն: Այս երկուքն իշեցցին Փրկչին մարմինը խաչէն, օծին անուշահու իւղերավ և գրին ի գերեղմանի, Յօհ. Ժ. 39.

Նիկոդայոսնեանք, հերետիկոսք կամ վարդապետը հերետիկոսութեան, յիշեալ ի Յայս. Բ. 6, 15: Թէ արդեք նոյն էին ընդ Նիկոդայոսնեանոն երկրորդ դարուն և առյօպա, երկրայիշէ է: Ումանց կը համարին վնաս աշակերտու Նիկոդայոսի ուրկաւագին, բայց ապացուցուած չէ թէ այս Նիկոդայոս եղաւ երեք հերետիկոսուպես:

Նիկոդուիս, քաղաք ուր Պօզսա անցուց հաւանականապէս իւր կենաց վերջին ձմեռը, գրելով առաջուց առ Տիբոս ի կենուէ գալ գանել զնոհ չոն, Տիբ. Գ. 12: Կը կարծուի թէ կ'ակնարկուի Նիկոդայուի, քաղաք Թրակիոյ, առ Նիկոդու գետով, մօս ի ոսհմանապըսի Մակեդոնիոյ, ուստի և կը կոչուի ի ստորագրութեան թղթոյն, Նիկոդուի Մակեդոնիոյ: Ստկան այլը կը կարծեն, թէ կը նշանէկ զ'Նիկոդայուի յԵպիւսոն, որ եր մօտ ի բերան Ամբրակեան ծոցոյն, հանգէտ Ակաբիոնի, և զոր շինեց Օգոստոս, որ յետոյ հայոր Հռոմեայ: Ի պատիւ իսպաս յազթօւթեան իր ընդդէմ Անտոնեայ:




ՅԱՒԼ. ՅԱՒԵՐԱԿՈ ՆԻՆՈՒԵՒ

Նիկուէ, +ուստ Նինոսի, մայրաքաղաք նախնացին Ասորեստանի, կը | Կոչուի ի Յունաց և ի Հռոմեացւոց
գաղաք նախնացին Ասորեստանի, կը | "Նինոս մեծ..", եր առ արենեան եւ

գեր Տեղբարի, դեմ յանդիման և
ստորի պյաժման Առաւուղ քազաքի։
Նինուէ կը յիշուի նախ ի Սուրբ Գիրս
մատ ի ժամանակի ջրհեղեղին։ Տես
Ներքով։ Եթո պյանդիրի իրեն հըն-
դեսասան դար ամենաշատ չի յետիւր։
Ի գիրո Յօվանու և Նաւումայ կը
Նկարագրուի իրեն քազաք մեծ, զո-
րով շուրջ դալ կը ունէր երկը օր,
և ունէր աւելի քան հարիւր և քոսն
հազար մանուկ ազայ, կամ հաւա-
նականապէս վեց հարիւր հազար բնա-
կիչ։ Կար հոն շատ անասուն, բազ-
մութիւն մայրեաց, պարախզաց, ան-
առաց, պլազին հանդերձ։ Բնա-
կիչքն էին ընչեղ, զատքազմուն, և
յառաջագէմ յշտ ի քաղզբակրթու-
թեան։ Նինուէ ունէր ամուր ամուր
դարիսպնէր դրամիք և գանափակիք,
և վաճառականք նորա աւելի էին
քան զառաեղ։ Թագաւորազուն իշ-
խանիք էին իրեն զմարախո, և զօրա-
պէտաք նորա իրեն զջորեակս։ Այս
Նիկարագրին շատ համաձայն են բանիք
Դիբուրուի Ափեղզայու, որ կ'ըսէ-
թէ Նինուէ եր քան և մի մզն եր-
կայն, ինը մզն լսյն, և շրջապատն
էր յիսուն և չորս մզն։ Պարիսու-

ներն էին հարիւր ոտք բարձր, և պյա-
նէս լսյն որ երկը կառք կրնային
երթաւ անոնց վրայ բովէ քով, և
ունէր հազար հինգ հարիւր աշտա-
րակ, իւրաքանչիւր երկու հարիւր
ոտք բարձր։
Նինուէ երկար ժամանակ եղաւ
աւէր արեւելից։ բայց իւր մեծ զեղ-
իսութեան և շարութեան համար,
Յօվան մարդարէ զըկուեցաւ, աւելի
քան ութ հարիւր ամուր նախ քան
զիր., զեկուցանել Նինուէացւոց
իրենց մօտարուա կորուստը։ Տես
և իս. ԺԴ. 24, 25։ Անոնց առժա-
մանակեայ պազաշան յամեցաց ժա-
մանակ մի Նինուէի անկումը. բայց
իր 753 ին նախ քան զիր., որ է
ժամանակ հիմնարկութեան Հոռվ-
մայ, անուեցաւ Նինուէ ի Մարաց
առ Վարբակաւ. և իրը մէկ ու կէտ
դար յետոյ, ըստ կանխառացւթեան
Նաւումայ, գլ. Ա.-Գ. և Սսիսնիայ,
գլ. Բ. 13, երկրորդ անգամ անուե-
ցաւ ի կիաբասարոյ և ի Նաբոզոզառ-
սարոյ. յետ պյանդիրի պյլ և չոստա-
ցաւ Նինուէ իւր նախնի պայծառու-
թիւնը. Յաջորդ մատենագիրը դուն
ուրիշ կը յեւն զՆինուէ, և իրը



ՁԻԱԼՈՒՐ ԵՒ ՑԱՐ ՅԱԽԵՐԱԿԾ ՆԱԽՈՒԻՆ

Դաւզնապեայ տեղ մէ. Նինուէ կոր. | անոր տեղը դարերով մեաց անծա-
ծանեցաւ պյանդէս ոպառապուռ, որ հօթ, մինչեւ համարձակել անհաւա-

տից ըսել թէ այնպիսի քաղաք մը չեղաւ երբէք : Աւերտկաց կզաք որ, ըստ Նաւումոյ, Ա. 14, “գերեզման”, եղան նինուէի, այնպէս ծածկուած են հողավ, մինչև թուել նման բնական բլարներու : Բայց 1811 էն հետէ Լէյարտ, Պոդդու և այլք բբեցին և որոնեցին այն ի վազաց անյայս թողուած աւերտկաց կոյտէրը : Հազար կյաք որ մասնաւանդ պեղուեցան և խուզուեցան՝ են ծայրը տրապիզի մը որ իր ութեատան մզոն երկայն է և երկուասպն մզոն լայն, և որպէս շրջապատն է իր վաթուուն մզոն . այսպէս կը հաստատուին նինուէի ընդարձակութեան վրայ հին պատմութեան հաշվեները : Հնագետք յիշեալ աւերտկաց պեղուում յառաջ տանելով գտան մէհեաններ և զալասներ, և անոնց գուաններուն առջև իրք պահապան թեաւոր ցլուց և մարդագութ առէւծուց հսկայան արձաններ : Այս շինուածոց սենեկանները դրուագեալ են քարեղին տախտակիներով որոց վրայ կան բարձր քանդակներ և բնեւածնե գրուածք որ մեծաւ մասսամբ կարգացուած են : Ասորեստանի պատմութեան և սովորութեանց պայ քանդակեալ մացորդները, ինչպէս նաև այլքայլ առակեղին, փայտեղին, փղոսիրեայ և մետաղեայ կահը և կարաօթք, որ, յետ թաղեալ մնալոց քսան և չորսդար, հիմա հանուեցան ի լոյս, անդին օգնութիւն կը մատուցանին Սուրբ Գրոց մէկնութեան, և առ մասնաւանդ կը հաստատեն անոր ճշգրտութիւնը : Ոչ միայն ուրախ ենք պայ գիւտերուն համար, այլև կը զարմոնանք, երբ պայ հնութեանց միջոցաւ առնուած տեղեկութիւնները կը գտնենք համաձայն Թագաւորաց և Մնացորդաց մէջ պատմուածներուն : Ասորեստանի արձանագրութեանց մէջ ոչ միայն կը գտնենք թէու, Մանայէմ, Եղեկիս, Ամրի, Աղայէլ և այլ սոցին նման անուանն, ինչպէս նաև զանուանն այլքայլ քաղաքաց Հրէսառատանի և Ասորւց, այլև կը գտնենք նայն իսկ Սենեկերիմայ պատմութիւնն իւր արշաւանց վրայ ի Պաղեստին, և Հարկին վրայ զոր ստիպուեցաւ տալ նմա Եղեկիս .

կը տեսնենք պյն աւերակաց մէջ նաև պատկերներ որ կը ցուցնեն Ղարիսոյ աւանուրին ի Սենեկերիմայ, դ թագ . Ժմ. 14, և զպատկերո պաշտօնէից նորա, թերեւոնյան իսկ Ռաֆուակայ ծաղրողին : Այս պաշտօնեալոյ Հըեայ գերեները կը հանեն թագաւորին առջեն : Այս աւերտկաց մէջ կը գտնենք եղիլ բազում ինչ : (Տես ուրիշ պատկեր և տեղեկութիւններ ի բառին Սենեկերիմ) Որմերուն յիշեալ քարեղին ասախտակիները կը մեկնեն և կը հաստատեն նաև Եղեկիելի նկարագիրը : Որովհէտեւ Եղեկիել գերի էր նինուէի գաւառին մէջ, անտարակոյս լսած էր “պատկերատանց”, և այս պատկերներով ցուցուած իրաց վրայ, թերեւ աեռած ևս էր զանանիք : Հիմա մնեք կը տեսնենք մարդիկ և տեփիներ գրու կը նկարագրէ Եղեկիէլ գլ. Իգ. 6, 14, 15, Հմ. Իգ. 7-12, զորօրինակ, “կապսւատկ հագնող կուսակալներ ու նախարարներ, ” “պատի վրայ նկարուած մարդիկ” հօթով նկարուած պատկերներ, ” “մէջքինին գտնի կապած, ” “գլուխներնուն վրայ ներկուած խյորեր, ” նօթն այորին կարմիր գոյսը յանախի և այլքայլ գոյսեալ երանդաց մէջ ուրիշ պյն պատկերները ներկուած են, Եղեկ. Իգ. 14, 15 : Այս նկարներուն մէջ կան նաև, ինչպէս կ'ըսէ Եղեկիէլ, “Ճի հեծնող ձիաւորներ, ” “ամէնքը իշխաններու կերպարանքով, ” ի նշան պատերազմնական զօրութեան և քաջութեան . ձիերն են ահիպարանց, ուզ և ամէիք, մեծասպակ կազմանովք : (Տես նախընթաց պատկերը) Այսն նկարներուն մէջ կան նաև պատկերը գից որոց պյլեայլ կերպով պաշտօն կը մատուցուի, թագաւորաց և զօրականաց որ զրտպեալ կ'երեկին որիք և պատերազմի . նաև պատկերը ամրոցներու որ յարձակմանը կ առնուին . կալանաւորաց պատերազմի որ կարգաւ կը տարսուին, ի ցից կը հանուին, կը մարթուին և կամ պյլազգ կը տանջուին . երբեմն նաև կը ձգուին չուանով որ կալանաւորին քթէն կտմ շրժունքին անցուած կարմիր մը կապսւած է, դ թագ . Ժմ. 28. Ես. Լ. 29, և կամ կոլանաւորի մը աչքը կը փորուի աշտէի



մը ծայրիւ, Դթագ. իԵ. 7. Տես և
Նեսրովք, Սենեքերիմ, Սարմա-
նասար և Պատերազմ բառերը:

Քրիստոնեայ աշխարհ պարտ չնոր-
հակալ ըլլալ Լէյարտի և Պոդդայի
պյա խուզարկութեանց համար. և
Բալինոսի և Հիմոքի որ պյա մատոր-
դաց վրայ գիտնական քննութիւններ
ըրին. Սուրբ Գրոց ուսանողներուն
համար մանաւանդ մեծագին են Ա-
սորեստանի հնութեան այս գանձե-
րը, և մեծ ուրաք ենք ոչ միոյն
վառն զի նոր ազացոյցներ աւելցան
ի հանդէս ճշմարտութեան պատմու-
թեան և մարգարեւութեանց Սուրբ
Գրոց, պյա վառն զի այսու նոր լյո-
ծագեց նաև Սուրբ Գրոց իմաստին
վրայ. Խնչ ազդու է նաև իրատը-
զոր կու տան մեզ ժամանակաւ պյա-
պէս մեծ և հզօր քաջաքի մը նորա-
գիւ յիշատակները, զգուշացնելով
ոյժմու ազգերը զբիսութենէ, ամ-
բարտաւանութենէ և ամբարշտու-
թենէ որ եղան պատճառ այս հզօր
աէրութեան կործանման:

Նկինօր, Ամբ. Գ. 19, ընդհանուր
անուն ազեքը նուագարտնաց առ Եր-
բայեցիս : Դ., Զ., ԾԴ., ԾԵ. և ՀԶ.
սաղմոսաց վերեագիրներուն մէջ կը
գտնուի իրեն ազգաբարութիւն առ
գլխաւոր երաժիշտ յիշեալ նուա-
գարտնաց երգեւ ոյն սաղմոսները :

Նիմիօր, կը կարծուի թէ կը նշա-
նակէ սրինդ կամ փէլու նուագարտն-
ներ, Այս բառը կայ միայն Ե. սաղ-

մոսին գլուխը, ազգարարութեան մէջ
առ գլխաւոր երաժիշտն, իմացնելու
համար թերեւս որ պյա նուագարտ-
նոց միայն երգելու էր ոյն սաղմոսը :

Նշան, նշանակ, գրաւական կամ
հանդէս (առացցց), Մինդ. Թ. 12,
13. Ժ. 11. Ել. Գ. 12. Ես. Ը. 18.
Նաև արկած արտաքը բնութեան
կամ պատուհան, Ղուկ. Խլ. 11, և
կամ հրաշք, իրեն նշան կամ մատն
Աստուծոց, Ել. Դ. 7-9. Մարկ. Ը.
11. “Նշանք յերկնից”, կը նշանակէ
շարժմանք և ետել երկնիցին մարմ-
նոց, յարոց հեթանոս աստեղաբաշխք
կը կարծէն գուշակութիւններ ընել,
Ես. ԽԳ. 25. Երեմ. Ժ. 2. Տես Նշան:

Նշանագիր, շատ փոքր մասն:
Բառը բուն կը նշանակէ փոքր եղ-
ջիւր. Երբայցերէն տառերուն սուր
և բարակ ծայրը, Մատթ. Ե. 18.
Երբ Սուրբ Գիրքը կ'օրինակէին, մեծ
գուշակութիւն կ'ընէին Հրեսոյք. իւ-
րաքանչիւր էջ և տող պարունակի-
ու էր նշանագիր գիր: Դոյլ թերու-
թեան կամ սիալի համար ամբողջ
գիրը մը կը համարուէր անպիտան,
և գոյիրն սկսելու էր նորէն գրել
բոլորը: Բայց և պյապէս Աստուծոց
խօսքին կատարելութեան և ամբող-
ջութեան համար Հրէից այս մեծ
փյութը շատ ակար օրինակ էր Գիրս-
տառի գութզոյն և խնամոց այն խօ-
քին որկիցէ ճշմարտութեան, պատ-
ճական և խոստման անթերի և ան-
պատճական գութզոյն պահուելուն:

որ երկինքը ու երկիրը անցնի, քան
թէ օրէնքէն մէկ նշանագիր մը և յս-
նայ, „ՂԱԿ. ԺԶ. 17.”

Նշաննը, խօսք կամ խոսուածն ի
մէջ առն և կնոջ իրարու հետ ա-
մուսնակալը ժամանակ մը ետքը։
Յառաջ՝ ժամանակաւ ծնողք կը խօ-
սէին (կը նշանէին) իրենց գուստաներն
առանց հաւանութեան նոցա, նուև
մինչդեռ կարի մանուկ էին գոտերը,
ինչպէս կը պատահի ցարդ արեւելան
երկինքներ։ Երբեմն պայմանագիր կը
յօրինաւէր, ուր փեսայն կը խօստա-
նար գուստանը մը առաջ հարաց իրը
վարձանք։ Ամուսնութիւնը չէր կա-
տարուէր բայց եթէ երբ հարզ կը լ-
ւար գէթ երկուտառանամենայ։ Խօս-
ման պայմանը կը լուծուէր միայն
արձակմանը կամ մահուամբ, Մատթ.
Ա. 18-25. ՂԱԿ. Բ. 6. Ասուուած
իրեն ինօսած, պայման նշանած կ'ան-
սւանէ իւր ժազզուրդը խանդակաթ
ոիրյ կազով, և կ'ըսէ թէ զիսի
կատարէ ինչ որ խօստանուու շնորհք
ըրաւ, Երեմ. Բ. 2. ՈՒԾ. Բ. 19, 20։
Այս խօսումը կամ նշանուիլը կը կա-
տարուի Աւետարանի պաշտոնէից
ձեռօք և Աւետարանի քարոզութեան
միջցաւ, և կորնմ. ԺԱ. 2.



ՆԵԱ. Այս ծառը կը նմանի

գեղձենւոյ, բայց քան զնա մեծ է։
Ի Պաղեստին, նշենին կը ծաղկի յուն-
ուար ամսուն, և մարտին կը համեմ
գտուզը, Նշենւոյ ծաղիկներն ողի-
տակ են։ Երբայցերէն բարը կը
նշտնակէ դահուազն, և զայս կ'ակ-
նարքէ բան Երեմայի, Երեմ. Ա. 11.
Ի ժողովողի, ԺԲ. 5, Նշենին վայել-
շաղէն նմանութիւն կը բերուի ալե-
ւորեալ զիւզ, թէ ծաղիկներուն
ձիւնային սպիտակութեանը և թէ
ծառին ձմեռը ծաղիկներն համար։

Նոր, քազաք քահանայից յերկ-
ինը թնիքամնին, մօտ յերաշուշէմ։
Սաւուզ հրամայեց անգամ մը սուրէ
անցունել պայ քաղքին բնակիչները,
քան զի հերցնկալութիւն ըրած էին
Դաւթի, Ա. Թագ. Ի.Ա. 1. Ի.Բ. 9-23.
Նէեմ. ԺԱ. 32. Ես. Ժ. 32. Տեղը
հրմա անյայս է։

Նեսմի, + ւշրանիւն իւ, կին Եղի-
մելիկոյ, և սկեսուր Հառութայ։ Տես
Հառուր։

Նայ, հանդուր, Գիտուանիւն, ա-
նուն հաշակաւոր նահապետին զր
Եհովա պահեց զրհեղեղէն հանգերձ
ընտանեօք տապահին միջցաւ, և
այսպէս Նշ եղաւ երիրորդ նախա-
հայր մարդկային ազգին։ Նշի և
զրհեղեղն պատմութիւնը գրուած է
ի գիր Եննդոց, ԳԼ. Ե-Թ. Նշ Եր
որդի Ղամեկոյ և թոռն Մաթու-
սազոյի։ ծնած էր յամի սուեղ։
աշ. Ք. 1056, և ազգեցաւ վեց հա-
րիւր արքի յառաջ քան զրհեղեղն,
և երեք հարիւր յիսուն արքի յետ
այսորիկ, և մեռաւ երկու ամօք յա-
ռաջ քան զինունդն Արրահամու։
Նշաղք Նշի պայուն կոսեցին զնա
թերեւ յուսուզվ թէ Նշ պիսի
ըլլար խոստացեալ “զաւակ կնօշին”
և “պիտի ջտիջախէր օձին դլուիլը”։
Նշ այն նահապետներէն էր որ կը
վարիային Աստուծմէ, և եր արդար,
եղեկ. ԺԴ. 14, 20, և “արդարու-
թեան քարոզիւ”, Ա. Պետր. Գ. 19,
20. Բ. Պետր. Բ. 5. Նշի ջանցն ին-
րոցիւ պահանեալ աշխարհը տեեց
ըստ ոմանց հարիւր քոան առքի,
և ամենէին արդիւնք չընեցաւ,
Մատթ. Ի.Դ. 37. զրհեղեղը “շդասա-
հաւառք երկրի վրայ”, Բայց Նշ Եր
օրինակ ճշմարքա հաւառզ։ Հաւա-

ասց Աստուծոյ ոպահանշեցը, շարժեցաւ երկիրցէ, և ըրաւ ինչ որ զարտական էր ընել, երբ . ԺԱ. 7. Անոր առաջին դոյջը եղաւ, երբ կ'ելլէր տապանէն, երկրպագութիւն մասուցանել Աստուծոյ զոհելով բարս ոռւրը անառուններէն։ Ուրիշ քիչ բան յիշուած է Նոյի վրայ, զորօրինակ՝ արբենալը, տիուր օրինակ ամօնը և թշուառութեան յորս դինն ոռվոր է ընկղմել զարդիկ։ Նոյայ երկը որդիք, ինչպէս կը կարծուի, լցին միւսանգամ զաշխարհ, Յարեթի ուրունդը կալաւ մանաւանդ

զեւրոզա, Աւմինը՝ զԱսիս, և Քամինը՝ զԱգրիկէ։ Անթիւ հետք տւանդութեանց Նոյայ վրայ կը նշանարուին բոլոր ազգաց մէջ։ Այս աւանդութեանց ճշգույնն է Յանաց զշշոր Դեկտեմբերին և Գիւրայ վրայ։ Հոյ կրնանք յիշել նաև Փափւացւոց Ապամէս քաղաքը գրոշմեալ գահեկանը, Սեպտիմոս Աներոսի ժամանակ։ Դահեկտնին վրայ կար Նով անունը, տապան, ոյր մը և կին մը, ադուր և ազանի շիղ ձիթենւոյ ի բերանի։ Տես Տապան։



ԼՈՒԳՈՐ Ի ՆԵՐԱԾՈՒՅԹ

Նով կամ Նովամեն, քաղաք Եգիպտասոի։ Քաղաքին բուն անունն է Նովամեն, այսինքն՝ նիստա կամ բռնակալթիւն Ամմանյա աստուծոյն, Նուա. Գ. 8։ Նոյնպիսի է յունարէն անունն Դիփուպիխո, պյուինքն՝ տուոտ Արմեդոյ Ամման։ Աւ Եղիկ. Լ. 14, 15, կը կոչուի լոկ Նով։ Այս անունը կը նշանակէ, ամենեին առանց երկառութեան, թերցւոց քաղաքը, չին և անուանի մայրքարագոք վերին Եգիպտասոի։ Հոմերոս կը նկարագրէ զնա։

“Մէծ գշես աշխարհի և տափարակս Եգիպտացւոց,

Որ սփառ զաղթութիւն իւր ի վերայ հազար աշխարհաց, Եւ հեզու զգիւցազունո իւր ընդ հարեւու գրունոն։”

Լուքսորի և կառանակայ մէհեաններուն մէծամեծ աւերագիները գետ կը հաշակին մեծութիւնը և փառաւրութիւնը որովք կը կատարսւեր պաշտօնն Արամազդայ Ամմանի։ Հին թիերէ քաղաքին աւերագիներն, իրենց ընդարձակութեամբ, ասրածութեամբ, և տիուր և մենաւոր մեծութեամբ, զբանչիւթե և բերկրանք են արդի ճանապարհարդաց։ Այս աւերագիները ծածկուած են նախնի մե-

Հենական նշանագրք և պատմական քանդակներով, որոց մէջ հետաքրքրութեան արժանի կը համարուին յիշատակք քաջութեանց Ալիսակայ ի վերայ Երուսաղեմի, Ռուբովանոյ Հինգերօրդ տարին, Գ. Թագ. ԺԴ. 25: Տես Սես Ալիսակ:

Նորահաւատ, ըստ մոտաց Հրեհց, առարական որ կ'ընդունէր Հրեհական կրօնը, Տէթանսոսութենէ ի հրեւթիւն դարձոց: Հրեհց օրէնքն առեզ կը միշէ “ձեր մէջ,” կամ “քով պանդխացած օտարականը, Ղետ. ԺԷ. 8-16. ԽԴ. 16. Թու. Ժ. 14-16. և մասնակց կ'ընէ զեա Աստուծյ ժողովրդեան ամէն առանձին շնորհաց: Մեր Տէրը կը պարուէ Փարփեցց կոյր նախանձը եկամւատ, պայտիքն նորահաւատ, շինելու Տրեական արարողութեանց, առանց Հոդանելու որաի թլիփատութեան, Մատթ. ԽԳ. 15. Հունվ. Բ. 28, 29: Ըստ յետին Հրեհայ վարդապետաց (քարունեաց), Հրեհց մէջ կային երկու տեսակ նորահաւատներ: Ղառշինք կը կայուէին նորահաւատք դրան, “և էին օտարականներ, կապեալ կամ ազատ, որ կ'ապրէին Հրեհէց մէջ և կը պահէին անոնց ոռփորսթիւնները կամ առանդութիւնները զարո Հրեհայ վարդապետք կը կոչէն՝ “եօթն պատուիրանք նշիյ,” այսինքն, կը հրաժարէին նախատանաց խօսքեր առ կառու, կռապաշտութենէ, սպանութենէ, պրզծործութենէ, յափշտակութենէ, իշխանութեան հակառակիլէ, “և յուտելյ արիւն, կամ միա անասնաց պանելոց առանց հեղման արեան: Նորահաւատից միւս դասը կը կոչուէին “արգարութեան նորահաւատք, ” այսինքն՝ անթերի, կատարեալ նորահաւատք, և անոնք էին որ թողած էին իրենց ասինք հաւատքը, և կապած էին զիրենք Մովսիսական օրինաց լի և լի պահպանութեան: Ալրո, ըստ Հրեհայ վարդապետաց, թլիփատութեան և մկրտութեան միջցաւ, և նուերով մը կը ոտանային Հրեհայ քաղաքացութեան կատարեալ իրաւունք, Ել. ԺԲ. 48, 49: Բայց այս բաժանումը չի տեսնուիր ի Սուրբ Գիրս: Նորահաւատք

շատ էին մեր Փրկչին ժամանակ, և կը գտնուէին նաև Երուսաղեմին հեռու շատ տեղեր, Գործ. Բ. 10. Բ. 27: Քիբուսանէսութեան դարձողներէն ոմանիք առողջեմ էին, Յազ. ԺԲ. 20. Գործ. Զ. 5. ԺԳ. 43. ԺԷ. 4:



Նուռ: Ի Պարոկառան և Ալլորիս առօր ծառը կը բռւնի ի վայրի, ինչպէս նաև ընդհանրապէս հարաւային Եւրոպա և Հիւլիսային Ագրիկէ: Նանենին կարճ է, ունի ուզզորդ բռւն, կարմրագոյն կեղև, իփս և տարածեալ սոտեր, և մեծամնծ և գեղեցիկ ծաղիկներ շիկագոյն: Պտուզն է նարնջի մը մեծութեամբ, թանձը և պնդիչ կեղեռով, ունի առաջ հատեր որոց իւրաքանչիւրն ուրցն ուրցն պատած է ջրի և գոգաւոր թաղանթով, և համն է, զայրենւոյն՝ թթու յշչ, իսկ ընտառապն քաղցր և շատ ախործ է ելի: Հատուն հատերը կ'սուսուին լոկ կամ շտքարով, իսկ Տրեհէն կը շնուրի օշարակ: Պտղոյն պատուականութեան և ծաղիկներուն գեղեցիկութեան հտմար նոնենին սովորական ծառ է պարտէզներու մէջ, Երդ. Դ. 13. Զ. 7, 11. Ը. 2. Յովէլ. Ա. 12: Նանենին առաս էր ի Պաղեռուին, Թու. ԺԳ. 24. Բ Օր. Ը. 8: Նանաձեզ զարգեր կային Հրեհց քահանայապեան հանգերձներուն վըսյ, Ել. Խ. 33, նաև շնուռածոց վըսյ, Գ. Թագ. Ե. 48:

7

Շաբա: Տես Սես Ալիսա:

Շաբար, հանդիտ: Աստուծ վեց

օրուան մէջ ստեղծելով զաշխարհ, և օթներորդին՝ “հանգստացաւ,” Մննդ. Բ. 2, 3, այսիփէն դադրեցաւ նոր ե-ակներ ստեղծելէ այս արարագործութեան մէջ, ուստի և հանգեաւ եօթներորդ օրը, և “օրհնեց” կամ սրբացաւ և սահմանեց այն օրը մասնաւրապէս իրբեն օր աստուածապին պատաման:

Հանգստան օրուան առաջին անգամ հաստատուելուն պատմութիւնը ունինք հոռ: Ամուսնութեան պէս նաև հանգստեան օրը հաստատուեցաւ բոլոր մարդկային ազգին համար: Կը թուի թէ աստուածապաշտը ի սկզբանէ կը պահէն շարաթը, և այս կը նշմարուի Սուրբ Գրոց համառուս պատմութենէն այն ժամանակին վրոյ որ յասաջ է քան զօրէնսդրութիւնն Մինայի: Նոյ արձակեց ասպանէն նախ ագռաւը, և ապա երից՝ ազտւնին, յետ եօթն օր միջոց տալց ամէն անգամ, Մննդ. Ը. Հաւա մանամայի առաքման պատմութիւնն յանապատին կը ցուցնէ թէ շարաթն արդէն ծանօթ էր և կը պահուէր, Ել. Ժ. 22-30. Եօթնակն ի վաղոց հաստատեալ բաժանում էր ծամանակի ի Միջագետը և Յիւրիիս, Մննդ. Ի. 27. Այս բաժանման հետքը կը տեսնուի նաև ուրիշ հին ազգաց շատերուն մէջ, որը պանպէս հետու էին և ցեղիւ պյնապէս տարրեր իրարմէ, որ չի կրնար ըսուիլ թէ եօթնեկի և եօթներորդ օրուան գաղափարն առին Մինայէ կամ իրբայցիներէն:

Ավոփանական օրինաց պատուերեներուն հետ նաև շարաթին պահպանութեան պատուիրանին նորէն արրաւիլն ի Անա, Հըէից համար միայն չէր, այլ ամենուն համար որ կ'ինգունին Աստուծոյ խօսքը, և վերջապէս՝ բոլոր մարդկային ազգին համար: Քրիստոս և առաքեալք կը յիշեն միշտ տառը պատուիրաններն իրբեն համապաղորդ և համաշխարհական հրաման: “Հարաթը մարդուն համար եղաւ,” Չորրորդ պատուիրանն այնշափ զօրութիւն ունի որշափ երրորդը և հինգերորդը: Մովսիսական օրինաց քաղաքային մասը շարաթին համար ըրաւ քանի մը

յաւելուած, բացատրութիւն առաւ և պատիժ սահմանեց այն օրը լուծազներուն, բոլոր այն օրէնքն հրման զօրութիւն չունի, Ել. Լ. 14. Թու. Ժ. 32-36: Տաճարին պայտանեաները, քահանայց և Ղեւացիկը, շարաթօրերը կը սկսէին իրենց եօթնօրեայ ծառայութեան կարգը, և անոնք որ աւարտած էին իրենց կարգը՝ կ'ելլէին դուրս: Այն օրը քահանայց կը գրնէին նոր հացեր առաջաւառութեան սեղանին վրայ, և հիները կ'առանւին, Ղետ. Ի. 8: Նաև այն օրը կը մատուցուէին մասնաւոր զոհէր, այսինքն՝ երկու գառինք յողջակէզ, հանդերձ գինւով և ալերը: Հարաթը, ուրիշ առներուն պէս, կը տօնւէր երեկոյ երեկոյ, Թու. Ի. 9, 10: Մովսիսական օրինաց գլխաւոր պատուերը շարաթի համար էր սրբել, այսինքն ոուրը և նուրբական գործել պայն, Ել. Ի. 8. Բ. Օր. Ե. 12: “Հանգստաութեան օրը միտքդը բեր անիկա ոուրը պահէն համար:” Հարաթը սուրբ պահէն սուրբ կրիստուկան և գոհութեամբ, հրապարակաւ և առանձին պայտելով զլատուած, անոր խօսր զարդարի, մատաց հանգարառութեամբ, մատծելով բարսյական և կրօնական ծշմարտութեանց վրայ որ կը վերաբերին կենաց պարտականութիւններուն և անձանութեան յուսպյն: Օրինաց միւս հրամանն է հանգիստ: “Ան օրը գործ մը չգործեն:” Կենաց սովորական գործերը մէկդի թողուելու են իսպաս այն օրը, ոչ միայն մարդուն, այլև մատաց առաջնութեան համար, և մանաւանդ հանգարառութիւն պահուելուն է, և այն օրուան նուրբական ժամերն անցունելուն է մարդ հոգեւոր զրազմամբ միայն Սուրբ օրուան պատուէրին ոգին յայսանապէս կ'արգելու զրազիլ այն օրն աշխարհային գործերով, որպիսի են զրոսածք, ճանապարհորդ ութիւն, այլզված հանդերձ, որուց մարդ չէ կրնար սուրբ պահէլ, այլոց և արգելք կ'ըլլայ ոուրը պահէլու այն օրը: Քրիստոնէական շարաթն է հանգստեան օրը որ ի սկզբան հաստատեցաւ յԵղեմական գրախուն:

միւսանգամ՝ հրամայուեցաւ ի Ամեա։ Գրիստոնեայք արդարեւ պարտական չեն պահէլ շարաթին վերաբերեալ ոյն պատուէրները որ Հըեկից համար միւսն էին, բայց պարախն ջանալ քաղել անոր նախիկին բարյական զօրութիւնը զոր դրիստիւցաւ։ Հանգստեան օրն յուշարար է ոչ միւսն արարչութիւն աշխարհի, ոյլէ քան զայն մեծ գէղքի մը, այսինքն քառութեան գործոյն լրման յարութեամբն Գրիստոսի։ և որովհետեւ Գրիստոս յարութիւն առաջ Հըեկից շաբաթին յանորդ օրը, այն ժամանակէն հետէ Գրիստոնեայք կը պահէն ուուրը այն յարութեան օրը։ Հաբաթ օրուան ի կիրակի փոխուիլը յանակարծ կը թափէ, և, ինչպէս առհասարակ կը երգուուի, “Յարաթին աիրուշը, առաջնորդութեամբ։ Նոյն օրը, այսինքն եօթնեկին առաջն օրը, երկեցաւ Յիսուս աշակերտոց խմբին, և յանորդ եօթնեկին նոյն օրը գործեալ անոնց հետ էր, և յայտնեց զինք Թավմոյի։ Ա կորնթ. Ժ. Ա. 20. Ժ. Դ. 23, 40, համարներէն կ'երկի թէ աշակերտոց ամէն աեզ սովոր էին ժողովի ի մի վոյր պաշտօն մատուցանել և աետնախան բնթիր կատարել։ Ա Ա կորնթ. Ժ. 1, 2, համարներէն կը աետնեկ որ այս ժողովները կ'ըլլային ի միաշաբաթւոյ, այսինքն կիրակի։ Այսպէս Գործ. Բ. 6-11 համարներուն մէջ կը գանենք Տրովացի Գրիստոնեաներ ժողովնեալ ի միաշաբաթւոյ, հազորդիկ տէրութեան հնմթրեաց և ընդունել կրօնական հրահանդ։ Յազհանես կը պահէր այն օրը մասնաւոր կիրազով, Յայս. Ա. 10. և կիրակին այն առեն առած էր “Ցէրունական օր” անունը, և յայնինէտէ մինչև ցարդ կը պահէ զայն։ Ժամանակ մը առաքեալք, որ Հըեկոյ էին աղդաւ, պահեցին նաև Հըեկից շարաթը, բայց ոչ պահն օրը և ոչ պահն օրուան վերաբերեալ ուրիշ Մովսիսական պատուէրներ պահնել կը պահանջէին հեթանութենել գործող Գրիստոնեաներէն, և ոչ իսկ Հըեկոյ Գրիստոնեաներէն, կող. Բ. 16. Նախնի Քրիստոնեայ հարք կը յիշեն միւսաշաբաթին իրեւ յատուկ օր երկր-

պագութեան, և շարաթին փոխուած ըլլալն ի միաշաբաթի ի յիշատակ յարութեան Գրիստոսի։ կրտսերն զինուոս, փախանակ բդէշիի ի Պահատոս, մօս ի վախճան առաջին դարսն, ի թղթին զոր գրեց առ Տրայիսանոս, կ'ըսէ թէ Գրիստոնեայք “ոովը են որոշեալ օր մը ժողովուիլ յասաջ քան զայդն, և ըսել երդ ի պատի Գրիստոսի, իրեւ Աստուծոց, և կապել զանձինս ուխտի չդործել սրիկց յանցանք և մակր, այլովքն հանդերձ։ Այսպէս ծանօթ էր աշխարհի կիրակին պահէլու ոովորութիւնն Գրիստոնեայց, որ հալածիչք իրեւ Գրիստոնեայ ամբասաանեալ անձանց ընդհանրապէս սա հարցումը կ'ընէին։ “Բանեցի՞ր տէրունական օրունցու Պատասխանի Գրիստոնեայց, առ այս էր. “Գրիստոնեայ եմ, չեմ կիրար զափահն այն օրը։ Յաւորինս փկոյ դիտովութիւն կ'ըսէ թէ, “Ցէրունական օրը բոյր Գրիստոնեայք ի քաղաքու և ի գիւղ կու գան ի մի վոյր, վասն զի այն օրն է օր յարութեան Տեառն մերս, և ապա կը կարդան առաքելց և մարդարէց գործածները։ յետ պյանորիկ մազովին առենախոսութեամբ մը կը յորդորէ ժողովուրդը միար պահնել և ի գործ գնել ինչ որ լոեցին։ ասկա միաբան կ'ազօթնէն, և յետ պյանորիկ կը կատարեն խորհուրդը։ Յետոյ ով որ կարող է և յօժար կու առաջ ինչ որ պաշամ կը գատէ, և ինչ որ կը ժողովուի կը գրսւէ գըլւասու պաշտօնէին ձեռքը, որ կը բաժնէ զայն որրօց և պյեաց, և ուրիշ կարօտ Գրիստոնեայց ըստ իւրաքանչիւր պիտոյից։ Տես Ա կորնթ. Ժ. 2։

Յարաթը պահէլու պատուէրն յիշաւուի անցած է ասան պատուիքանաց կարդը, և այն օրուան պահպանութիւնն իսկապէս հարկաւոր է ընկերութեան, որ առանց պյանութիւն պահուի կինուր ազիստութեան, մըլութեան և անզգամութեան մէջ։ Երկրիս վրայ Աստուծոյ հրամանաւ շարաթին պահութիւն կը ցուցնէ թէ կը մնայ յաւիսենական շաբաթ մը յիշիկն, որպէս առհատչեայն է տէրունական օրհնեալ հանգիստն

անձնց որ հաւատարմւթեամբ կը պահէն զայն, երբ. Դ. 9.

“Երկրորդ առաջին շաբաթ օրը, Ղուկ. Զ. 1, կը նշանակէ, “Առաջին շաբաթն յետ երկրորդ առար զատիքն, “Զատիքն եօթն օրուան առաջին շաբաթ էր, և երկրորդ օրը առ էր, յորում հնաց երաժիշտին կը մատուցուէր Աստուծոյ, Ղեա. ԻԳ. 5, 9, ևն, “Հրեայք պատ երկրորդ օրէն սկսեալ կը հաշուէին եօթն եօթնեակ կամ շաբաթ մինչեւ ի առ Պեհանեկուաէից, Ղեա. ԻԳ. 15, ևն, Ուստի առաջին եօթնեակն կամ առաջին շաբաթն որ կու գոր յետ երկրորդ առար զատիքն՝ կը հոչըւէր առաջին եօթնեակ կամ առաջին շաբաթ, ևտ երկրորդ առար:

Շաբաթին նախընթաց ուրբաթ օրը կը հոչըւէր “պատրաստութիւն շաբաթու” քանզի, որովհեակ արգելեալ էր շաբաթ օրը կրակ վասել, հաց եփել, կամ կերակուր պատրաստել, պատուիրուած էր շաբաթ օրուան համար ամէն պիտոյք հոգալ կամ պատրաստել շաբաթին նախընթաց ուրբաթ օրը, Մարկ. Ժ. 42. Մարթ. ին. 62. Յովհ. Ժթ. 14, 31, 42.

“Շաբաթ օրուան ճամբոյ, խօսրին համար աեւ Ճամբորը պէրիւն:

Աչ միոյն ամէն եօթներորդ օրը, կամ ամէն եօթնեկի շաբաթ օրը, պղին ամէն եօթներորդ առրին իրրե հանգստեան առրի պահէլ պատուիրուած էր Հրեայ: Անձնական առաջին շաբաթին առաջին պիտի հանգստեր ամէնակ, ել. ԻԳ. 10, 11. Ղեա. Ին. 4-7, որպէս զի պահուէր աշխարհի ստեղծման յիշտաւակը, ճանշցուէր Աստուծոյ վերին իշխանութիւնն ամէն բանի վրայ, մանաւանդ քանանու երկրին վրայ զըր Աստուծոյ պարզեած էր իսրույել որդիւց, և Աստուծոյ ժողովուրդը սորվեր մարգասիրութիւն և գութ, քանզի պատուէր կար ծառ, պայից, զգքանաց, եկաց և վայրի անասնոց թողուլ արտերուն, պայդիներուն և զարաւիներուն արդիւրքը, Յովսեպոս և Տակիսոս կը միշեն թէ իրենց ժամանակը գեռ կը պահուէր առ Հրեայս հանգստեան առրին:

Հան: Հրեայ թոյլ առւելալ էր առնուլ շահ պահեն առկսոխ կամ վաշե, յօտարաց, ի Օր. ԻԳ. 19, 20, բոց Հրէի մը Հրեայէ շահ պահանդէլ արգելեալ էր, ել. ԻՐ. 25. Սազմ: ԺԵ. 5, քանզի պատուէր առւած է փոխ առալ ստակ կամ ոյլ նիշ ի սիրոյ եղբայրութեան առանց “յոյս սւնենալու առնել”, ի Օր. ԺԵ. 7-11. Ղուկ. Զ. 33-35. Վաշխառութիւնը շահ անդամ կը պարուսուէի, նէեմ. Ե. 7, 10. Առակ. ԻԸ. 8. Եղիկ. ԻԲ. 12-14. Մավիսական օրէնքը գանձաւշահ ժողովրդեան համար չէր, բայց անոր արգարութեան և պորտծութեան ոկցութեքը մշանցնեաւ, առ ի ընդհանուր պարուք պարուք:

Հատախօս ըլլալ յազօթն կը նշանակէ ազօթքի համառաօս խօսք կամ ձեւ մը պյանափ կամ պյանափ անդամ կրինել, ինչպէս կ'ընեէին Հրեայք յազօթել. Տէրն մեր կը գտառպարտէ պայ ովզուութիւնը, Մարթ. Զ. 7: Այսպէս ոմանք ի Գրիսոսնէից ովզոր են ստեղ կրինել աէրունական ազօթքը, ի կը կարծեն թէ որչափ աւելի կրինուէ պյանափը, նոյնչափ աւելի հանելի և ընդունելի կ'ըլլալ Աստուծոյ: Արդարք նեղութեան մէջ դրտուող անձի մը ստեղ ազաղակին հանդի և Աստուծոյ, Մննդ. ԺԸ. Մարթ. իԶ. 44. Ղուկ. ԺԸ. 1. բոց Աստուծու կը նայի որտին և ոչ շըթանց . բայց որչափ աւելի կը կրինէ մարդ ազօթք մը յուսուլով պյանարժանութեան թողութեան, պյանափ աւելի կը մեղանչէ:

Հարութեան, քյոյ Դաւթիք, և մզյր անուանի զօրապետաց նօրս Յովսերու, Արեսուսոյ և Ասոյէլի, Ա. Մնաց. Բ. 16: Հարուհեայ պյրն անծանօթէ:

Հաւեւ, հսկիս մօս յԵրուսաղէմ, կը կոչուէր նաև թագաւորի ծոր կամ հօվիտ, թերես էր ծոր հեղեղատին կերտոնի, Մննդ. ԺԴ. 17. Բ թագ. ԺԸ. 48:

Հափիւլա, ափն պատուական, կարծրութեամբ և պատուականութեամբ նշանաւոր յետ արտամանդի: Այս քարին տեսակներն են ոյլեայլ սկանք պատուականք որ կը կոչուէր արեկելեան ականք, զօրօրինակի արեկելեան յակինթ, արեկելեան ապա-

դին և արեւելեան կմբուխա, Յօր. Ի. 6. Հափիւզա անունն ընդհան-
րապէս կը տրուի կապոյս տեսակին
որ է կամ մութ կապուտակ, ի դոյն
լեզակի, և կամ լըթագոյն և երինա-
դոյն, Ել. Ի. 10. Երբեմն պղպէս
բաց է, մինչեւ թուել սպիտակ կամ
անգոյն, և յայնիւմ գործուելով
դրեթե կը հաւասարի ագամանգի,
Ել. Ի. 18. Լթ. 11. Յայո. Ի. 19.

Հեփա, նուագարան դիմոյ, կոր,
Ա. Մնաց. Ժե. 28. Տես Երածլու-
թեա.

Հեմբիք, ի վերնագիրս Զ., Ժ.Բ.
ազգմուց, և Ա.Ա. Մնացորդս, Ժ.Ե.
21. կը նշանակէ բուն սթերորդ, և
կը թուէ թէ չէր նուագարան, այլ
եղանակին մէկ մասը, թերեւ քան
լըլ մասունն ցածագոյնը.

Հիմկայսօն, Սալզ. Ե.Ի. վերա-
դրին, և Հիմկիօնօն, Ա.Մ. Գ. Գ. 4.
կը նշանակէր, հաւանականապէս երդ
կամ փառաբանութիւն, թերեւ ազգ
ինչ գեղօնի կամ տաղի:

Հիբա, արտա, Գործ. Ժե. 22.
և Սիզոււանս, Բ կորնթ. Ա. 19.
առաջին բաւը երկրորդին կրծտ-
եալն է. Նիզա կը տառչին աշակեր-
տաց մէջ զիստուրներէն մին յԵրա-
ռազէմ, Գործ. Ժ.Ե. 22. բառ սմանից
էր մին յեօթ անասնից. Ծիսական
օրէնքը պահէլու վարոյ վիճարանու-
թեան մը առթիւ յԱնտիոք, Պօղոս
և Բառնաբան ընտրուեցան երթալ
յԵրուազէմ խորհուրդ հարցունել-
առաքելոց, և գարձան Յուգոյի և
Նիզայի հետ. Նիզա յարեցաւ Պօղո-
սի, և յետ սրյ Պօղոս և Բառնա-
բան մէկնեցան իրարմէ, Գործ. Ժ.Ե.
37-41. յամ Տն. 51. Նիզա ընկեր
եղաւ Պօղոսի յայցելութեան նորա
յԱնորին և ի Կիլիկիա, և ի գաւա-
ռա Լիկոպոնից, Փոխւգիս, Գա-
ղատից և Մակեդոնից. Նիզա բան-
ապարկեցաւ ընդ Պօղոսի ի Փիլիպուտ,
գնաց անոր հետ կորնթոս կարմ ժա-
մանակ անիկ բաժնուելէն եռքը, և,
ենչպէս կը կարծուի, բերտ հաւա-
սացելոց հանգանակութիւնն որ կը
յիշուի Բ կորնթ. Ժ.Ա. 9. Փիլիպ. Դ.
10, 15, և հաւանականապէս գնաց
մոց Պօղոսի կրուազէմ, Գործ. Ժ.Ե.
19, 25. Ժ.Ե. 4, 10, 14. Ժ.Ա. 5. Ա. և

Բ թեռ. Ա. 1. Միշտ կը տեսնուի
իրք հաւատարիմ եղբայր, ո քաջ-
ծանօթ բոլոր եկեղեցիներուն և դով-
եալ ամենէն, Բ կորնթ. Ա. 19. Ա.
Գետր. Ե. 12.

Հիպպուկը, Նուուր կամ հնդկաց :
Ի պատերազմին ի մէջ Եփրեմեանց
և Գաղապատացւոց առ Եփիթ այհետւ
Եփրեմեանք յաղթուեցան, և փա-
խան գէոյ յանցո Յորդանանուն : Գա-
ղապատացի բանեցին պին անցքերը
և երբ Եփրեմեան մը պրծելով կու-
գար գետային կողմը և կ'ուղղէր անդին
անցնել, Գաղապատու մորդիկը կը
հարցունէին անոր թէ Եփրեմեան էր :
Երբ փախողը կ'ըսէր, Ոչ, Գաղա-
պատացի կը պահանջէին անկէ բուլ
վուղուին, բայց Եփրեմեանը կ'ըսէր
ուղուին, բառ բարբառոց Եփրեմեանց
որ չէրն կընար և գիրն արարակիրէլ,
և Գաղապատացի կը պահանէին զնա:
Այս պատերազմին մէջ բնկան Եփ-
րեմեաններէն 42,000 հոգի, Պատ-
ժի: Դիտողութեան արժանի է որ
ոյ գէուքը կը ցաւցնէ թէ, այն հին
ժամանակն անգամ, միենոյն լեզուն
խօսող Հրէից ցեղերուն մէջ կային
գաւառական լեզուի տարրերութիւն-
ները. Ուստի զարմանք չէ, իթէ յե-
տին դարերու մէջ կը գտննէր միե-
նոյն բառն այլեւայլ կերպով գրուած,
բառ հնչման ոյ կամ այն ցեղին:
Թէ գաւառական լեզուի տարրերու-
թիւնը կար միշտ, յայստի է Գա-
լիլեացւոց լեզուին մասնաւոր հրնչ-
մանէն, յորմէ Գեարոս ճանչցուեցաւ
թէ Գալիլեացի էր, Մորկ. Ժ.Դ. 70 :
Հմաւան, 1. մին յերկոտասան
հանհապեաց, սրդի Յակոբոյ և Լի-
ոյի, Ծննդ. Իթ. 33. Ել. Զ. 15. Ու-
մանիք զշմաւուն կը համարին աւելի
յանցրուուր քան միւս եղբայրները Յով-
սեփոյ գէուքին մէջ, Ծննդ. Լ. 20.
Իթ. 24. Խ. 23. բայց Հմաւան պահ-
ուեցաւ Յակուսիոյ քով թերեւ իրրե-
պատանդ, վասն զլ էր մին յերիցագոյն
սրդուց Յակոբոյ: Հմաւանի և Լ. և եայ
ցեղերը բաժնուած և ցրուած էրն իս-
րույն մէջ բառ կանիասացութեան
Յակոբոյ, այն ուխտագրուծ և յե-
րազակային վետինդրութեան պատ-
ճառաւ իրենց քրոջը Դիմայի գէմ
դրծուած թշնամանց առթիւ,

Մանդ. Լ. Դ. Խթ. 5. Ղեկ չուներ ու-
րցյն մաս և բաժին յերկրին աւետ-
եաց, իսկ շմառուն առաւ իրեն բա-
ժին Յուգայի երկրէն մաս մը միայն։
Ուրիշ քանի մը երկրիներ ևս սառ-
ցաւ այս ցեղը Աւեր լեռները և Գե-
դովիր անապատը, Ա. Մնաց. Դ. 24.
39, 42. շմառունի երկրին եր յարե-
մբակց և ի հարաւոյ Ցեղայի, ու-
նենալով Փաշուացիներն ի հրասաց
արեմոց, և անապատն ի հարաւոյ,
Ցեղ. Ժի. 4-9. Այս ցեղին թեւզ
անապատին մէջ նուազելով իջառ
59,300 և մինչեւ 22,200, թու. Ա. 23.
ԽԶ. 14. Հաւանականապէս, վասն զի
շմառունեանք մասնակից եղան Մավա-
րացոց, յայրատ կառապաշտեան,
իրենց իշխանին Զամբրիի հետ, թու.
ԽԵ. և կամ ուրեմ մեղաց համար։
Ցայրորդ պատասխեան մէջ գուն
ուրկե կը յիշաւին շմառունեանք։ Կը
գտնենք զանոնիք հաւատարիմ Դաւա-
թի, Ա. Մնաց. Ժի. 25, և յետոյ՝
Ապայի, Բ. Մնաց. Ժի. 9, և մեծաւ
մասամբ ընկղզած կը թուին Ցու-
դու-դոյի ցեղին մէջ։ Մովաւ յիւր վեր-
ջին օրչնութեան կը թողու այս ցե-
ղը. Բ. Օր. Լ. Գ. բայց իւր ուխտան
հաւատարիմ Աստուած Շմառունի
առաւ առեղ Խորայելի մէջ, նզեկ. Խթ.
24. Ցայս. է. 7.

2. Շմառուն որ կը կոչուեր նիւգեր,
պարինքն Աև, Գործ. Ժի. 1, եր մին
ի մարգարեից և ի վարդապետաց
Քրիստոնէական եկեղեցւոյն, Անտոփ-
քը. Ումակը կը կարծեն թէ եր սա
Ամբոն կիւրենացին, բայց չիք ապա-
ցաց առ այս։

3. Գետաւու առարեալ կը կոչուի
նաև Շմառուն ի Գործ. Ժի. 14, բայց
պատր. Ակեմոն։

Շմարիք, պարէւ, նէր. Աստուած
շնորհքն է ձրի ուրե և ողորմութիւն
առ մեղաւոր մարդ որ չէ արժանի. Այս շնորհք կը տեսնաւի մանաւանդ
Քրիստոնով Քրիսութեան խորհուրդին
մէջ, Ցավէ. Ա. 17. Գ. 16. Հասմէ.
Գ. 21-26. Աստուած ձրի շնորհքով
միայն կ'ընդունինք ողորմութիւն, և
կ'ըլլանք հազորդ Քրիստոնով արեամբ
գնուած ամէն բարեաց և օրչնու-
թեան։

Քրիսութեան բոլոր գործոյն աղ-

բիւրն է Ալսուածոյ շնորհքը, որ
արուած է ինքնակամ, և է գործուն-
եայ, ամենազօր, և առ որ մարդո-
շունի արժանաւորութիւն, Հռովմ.
ԺԱ. 6. Բ. Տիմ. Ա. 9. Այս շնորհաց
հետ միացեալ է մեր Տէրութ Յիսու-
սի Քրիստոսի շնորհքը, որով միայն
կ'ըլլայ արգիւնաւոր շնորհքը զոր
Հայր կու տայ, և Որդին գնած է։
Այսոյն լազարն յանձնի մարդոց,
կամ, ամէն ճշմարիս որբութիւն, Բ
Գետր. Գ. 18, կը բգեկ է շնորհաց Աս-
տուածոյ որ անոր մի միայն աղբիւրն է,
և Քրիստոսի Աւետարանը և Հոգւոյն
Արքոյ գործը, որոց երկուքն ալ զուա
շնորհք են, են իրը Խոզովակը ընդ
որս կու գայ Աստուածոյ շնորհք։
Ուստի և Աւետարանին բոլոր պատուզ-
ները և օրչնութիւնները կը կայուին
շնորհք, Բ կորնթ. Ը. 7. Փիլ. Ա. 7.
Այժմին ոչ միայն վերսունի ծնունդ,
թողութիւն, լաւաւորութիւն, սր-
բութիւն, այլովքն հանգերձ, այլէ
պարզեց պանչելաց, վարդապե-
տութեան և մարգարեւութեան, Քրիս-
տոնէական բարուց մանաւոր գործք
և յաւիտենական Քրիսութիւն, Ա
Գետր. Ա. 13. Գաղ. Ե. 4. շնորհք.
բառակ կը նշանակէ Քրիստոնութեան
խորհուրդն Աստուած ըստ իւրում
սղորմութեան, ոչ թէ մեր գործե-
րէն։

Շմառիւն, մերձաւորութիւն եր-
կուց անձանց որոց երկութք կամ
մին միայն կապուած են ամսւունս-
թեամբ ուրիշի մը հետ, ուստի և կը
մեղանչեն. այս է պատճառ որ շնու-
թեան մեղքը չարագոյն է քան զմեզ
պանկութեան որ մինչեւն մերձաւո-
րութիւնն է, բայց ի մէջ ոչ ամուս-
նացելց : Շնութիւնն իրեւ այս տե-
սակ մեղաց ծանրագոյնը, և իրեւ
բովանդակող յինքեան ուրիշ ամէն
տեսակ մարմնոյ մեղք, արգելեալ է
եօթներորդ պատուիրանաւ. Ուր որ
բազմակինութիւնը թշոյլ տուեալ եր,
ինչու Հրէից մէջ, ապօրինաւոր
մերձաւորութիւնն ի մէջ ամսւունաց-
եալ առն և ոչ ամսւունացեալ նաև
ոչ խօսեալ կնոջ, չէր համարուեր
շնութիւն, այլ պառնիութիւն։

Պառնիութիւնը կրնայ ըստ իմեր
պատրիարքիւ երկու կողման ամսւո-
րէն։

նութեամբ . բայց շնութիւնը չի կըր-
նար պյասպէս բժշկուի : Ուստի Ասո-
ւած շատ անգամ կը նմանցնէ զի՞նք
իւր պատուայն նախանձաւոր ամսւու-
նց , Երեմ . Ա. 32 . և զջշմարիտն
Ասուած մառնուլը կը նմանցուի
դունկութեան և շնութեան անար-
գացոյն տեսակին , Երեմ . Գ. 9 . Ե-
ղեկ . Իդ . 36-49 :

Ըստ օրինաց Մավրիսի , շնացողը ,
թէ պյ և թէ կի՞ , կը պատուէր
մահուամբ , Ղետ . Ի . 10 . ԻԱ . 9 .
Տափ . Ը . 5 : Կի՞ն մը , որպ վայ շնու-
թեան կասկած կար , իւր անմեղու-
թիւնը ցուցնելու համար կը իմէր
“անէծքին լիզի ջարէն” , ինչպէս
գրուած է Բուռ . Ե :

Հաւկայ , ինչ քաղաքներու մէջ ,
մահաւանդ Յունատան և Հռովմ ,
ընկարծակ և բաց հրապարակ , ընդ-
հանրապէս քառակուսի ձեռով և շը-
քեղ յոյժ որպ մէկ կողմէն էր բուռ
շուկան կամ վաճառանոցը , իսկ միւս
կողմէրն էին մեհեանք , թարսոնք ,
որինազարդ սրահներ , գտատատա-
նարանք , բաղանիք և ուրիշ հա-
սարակաց շնուածներ : Այս հրա-
պարակն էր բուրք քաղաքացւոց ա-
մէն աեսափ տուրեասին և մու-
թեան կեդրոն : Վարձկանք հոն
կ'երթային իրենց հանապազրդ գործ
գունելու , Մատթ . Ի . 3-7 , և աղոյք
հոն կը ժողովուէին խաղալ , Ղուկ . Է .
32 : Հոն կը գումարուէին անե հա-
սարակաց ժազովներ . Հոն վիլֆո-
փոյք և քաղաքագէտք հաւաքուե-
լով կը վիճեն . Հոն կը հրատարակ-
ուէին օրէնք և լրտեր կը արուէին .
միով բանիք՝ ամէն քաղաքացի հոն
կը գիմէր թէ՛ զրօնանաց և թէ գոր-
ծոյ համար : Նշանաւոր անձինք ան-
դամ և ամէն կարդի և աստիճանի
մարդիկ կու գոյին հոն , և ինչ որ կը
կատարուէր հոն , կը համարուէր
հրատարակակոն և հանդիսաւոր :
Այս էր պատճառ որ հպարտ Փա-
րիսիցիք “շուկաներուն մէշ բարեներ
կը գնաւէին” , Մարկ . ԺԲ . 38 :

Հաւթ , անարդ էր առ . Հրեայոյ ,
բայց Եգիպտացիներէն կը պաշտուէր ,
ինչպէս նաև կատուն . Առ . Հրեայոյ
մարդ մը շան նմանցնել անհնարին
թշնամանք էր , Ա Թագ . Ժէ . 43 .

Իդ . 15 . Բ Թագ . Ժ . 8 : Շուներն Հը-
րէից մէջ պյացէս էին ինչպէս են
ցարդ յարևելու , ուր պյ անառունց
շունենալով մասնաւոր տէր , կը թա-
փափին խումբ խումբ փողոցները , և
կ'ուտեն ինչ որ մարդիկ ի գիշ-
շարժեալ , կամ ըստ հանցյլց կու-
տանք , և կամ իրեն աւելորդ և ան-
պիտան կը նետեն դուրս : Որպէտեսէ
շունք յանձափ կը մասն անօթիք , կ'ու-
տեն նաև գիտիներ , երբեմն կենդանի
մարդոց վրայ անգամ կը յարձակին
գիշերները , Սազմ . Մթ . 6 , 14 , 15 . Գ
Թագ . ԺԴ . 11 : Սուրբ Գրոց մէջ շոտ
անելու “շուն” անունը կը արուի պլ-
եայլ գտառ մարդոց , ցացնելու հա-
մար անոնց իրը ժամանականը և
որիստութիւնը , Մատթ . Է . 6 .
Սազմ . ԻԲ . 16 . Փէլ . Գ . 2 , և անառ-
ույսին մուլութիւնները , Բ Օք . ԻԳ .
18 . Բ Պետր . Բ . 22 . Յոյա . ԻԲ .
45 :



Հուլան , 1 . այս արքայական առա-
կէն պյելոյլ աեսակներ կը գտնաւին
Պազեստինու վայրի ծազկանց մէջ :
Հուլանին առատութիւնը , գեղց-
կութիւնը և անուշահսաւթիւնը
ձևապարհորդաց բերկութիւն են :
Հուլանը գարնանային ծաղիկ է , և
սուրբ երկրին մէջ ամէն տեղ կը
գտնաւի : Հուլանանձն վարդեր գոր-
ծածուեցան ի շինուածո առնարին ,
Գ Թագ . Է . 19-26 . Բ Մնաց . Դ . 5 :
Երդոց երգոյն մէջ յանձափ կը գոր-

ծածուի իր նշտան սիրելով, աւելի յաճախ կը ցուցնէ հարու և անոր կատարելութիւնները, զարօքինակ, դլ. Բ. Հարու կը խօսի համար 1, փեսան կը պատասխանէ համար 2, և հարու նորէն կը պատասխանէ համար 3. Դլ. Ե. 13, փեսային շըթիւնը կը նմանցուին շուշաններու, և դլ. Բ. 16. Զ. 3, կը կոչուի արածող ի մէջ շոշանաց ինքնին փեսայն, և է նշանակ Գրիգորի որ կը բերերի իր ժողովզետան շնորհ քններով։ Նաև Տէրն մեր շուշաննէն կ'առնու իւր գեղեցիկ նմանութիւններէն մին։ “Նայեցէր գաշտի շուշաններուն՝ ինչպէս կ'անձնի . . . Սոզոմոն ալ իր բորոք ժառանարութեանը մէջ անոնցմէ մէկուն պէս չագուեցաւ։ Ռւսի թէ որ գաշտի իսուր . . . Ասուած անանի կը հագուեցնէն, հապա որշափ աւելի ձեզ, Մատթ. Զ. 28.

2. Մայրաբազոք նշամայ կամ Պարոից, Մննդ. Ժ. 1. Դան. Ը. 2, Ուլու գետին քով՝ Շուշան կամ Շօշ եր նիստ թագաւորաց Պարոից յետ կիւրօսի, Խօթ. Ա. 3, և է արժանի ուշագրութեան իր անուարան զարմանալի զիկոց որ կը պատմուին ի գիր Եսթերոյ։ Հոս Դանիիլ անուան խոյին և քօշն անօսիլ, Բազարասարու երրոգ տարան, Դան. Ը. Նաև Նէեման եր ի Շօշ, երր առաւ հրաման Արաւակը թագաւորէն երթալ Հըրէաստան, և նորոգել Երուսաղմբ զարիսոնները, Նէեմ. Ա. 1. Այս ժման Շուսդէր, Գուշիստանու մայրաբազոքը, արեւեան երկայինութեան 49, և հրասիսային լցոնութեան 32 աստիճանաց մէջ, Գարուն գետին քով, որ Շատ էլ Արասի մէկ մրւոն է, կարծուած է ընդհանրագէ թէ է հին Շուշան, կամ, ըստ Յոնաց, Շօշ. բայց Քիննէյք կը կարծէ մանաւանդ թէ իր երեսուն և հինգ մզոն յարեմաւու Շուսդէրի են Շօշ քաղքին աւերակներն, որոց ընդդաշակութիւնն է ծայրէ ի ծայր թէրեւ աւելի քան երկուտասն մզոն։ Արդարէ այս աւերակները բահած են ամբաւ միջոց մը Քէրահ Ա. Աղաւլ գետերուն մէջաւել, և նման աւերակաց Տիղրոնի, Բարելոնի և Քուֆայի, են կոյտք հողս և աղբե-

ւաց՝ աղիւոց և գունաւոր ինցեաց բեկորներով ծածկուած։ Մէծադոյն հոգակաւարն շըջապատճ է իր մը մզոն, իր հարիւր ոոք բարձրութեամբ։ ուրիշ մը, թէ պէս ոչ այնշափ բարձր, ունի շըջապատճ կրկին քան զառաջինն։ Այս հոգակոյտք կը բացկանան կաւէ և խեցւոյ կոտորներէ, կարդ կարդ, բայց անկանոն, նաև աղիւս և շազափիէ, իւրաքանչիւր կորդ հինդ կամ վեց ոոք բարձրութեամբ, և նեղուկ կ'երեր, են իրեն նեցուկը զանգուածոյն։ Արաբացիք, երբ գանձ գտնելու յուսով կ'ործեն ոյն հոգակոյտքը, շատ անգամ կը հանեն մարմարինի մեծամեծ կոորներ, լի մեջնանական նշանագրք Բարգերուն բարձրագունին ստորոտն է Դանիիլի գերեզմնոնը, փոքր և, ինչպէս կ'երեսի, յետին շէնք, որ կանդնուուած է հօն ուր կը կարծուել թէ կը հանդչին նշխարք մարգարէին։ Բէննէլ ևս յայն կարծիս է թէ պէտք երակները հին Շօշ քաղպարին աւերակներն են։ Ամայսթիւն աեղացն որ յափշտակիչ գաղաններու ընակութիւն է կը հասաւաէ Եղեկի մարգարէութիւնը, դլ. Լ. Բ. 24.

Լոփդուս, որ Վիլեամն հազարապետին հետ պցելութիւն ըստ այն աւելակաց, նաև խուզարկութիւններ ըստ 1851-2, կը հասաւաէ վերադոյն ըստածները։ ի Շօշ, կ'ըսէն, կան շատ աւելներ, գոյլեր, յաղաններ, շնագայլք, վարագք, պէտքն հանգերձ։ Տարւոյն մէջ ինն ամիս ստուտիկ աօթ կ'սյրէ կը մրկէ երկիրը, որ անձրես եղանակին շատ պաշարը և գեղեցիկ է։ Լոփդուս փորելով մծ հոգակոյտք գտաւ ընդգարծակ պալատի մը աւերակները Թուուի թէ Դարեհ սկսու լինել այս պալատը, Գուերբէս յառաջ տարաւ, և Արտաշէս ուշեց աւարտեց։ Հատ հաւանական է թէ Եսթերի Ա. Գիշն մէջ պատմուած ինչպէս եղալ հօն։ Աւերակներուն մէջ աենաւուծ սիւնազարդ որաւար թէրեւ կ'ակնարէ յիշնել գլխոյն մը յիշուութ կնեմ սիւները։ Մէծամեծ սիւները որ գանձուած են աւերակներ և պանունեալ պէսպէս զարդուեց։

Սեանց գլուխիներէն մին չափուեցաւ, կ էր քսան և ութ սորգ բարձր:

Շուր, երբեմ կը նշանակէ իւաւար ազջամզջին, Աղամ. Իդ. 4, և երբեմ հովասուն վայր, Դան. Դ. 12, Յառայ մէջ, թ. է. 2, շուրք բառը կը թուր նշանակէ երկայի ոտուերները որ կը ձգուին մասից արեւուն, Ստուերին արագ և անդադար շարժումը նշանակ է մարդկային կենաց, Ա. Մնաց. Իթ. 15.

Հօլանիմ և Հօլանիմ-էտուր, Աղամ. ԽԵ. Կթ. և Զ. ի վերնադիրս, ննչպէս նաև Հուշան-էտութ, Աղամ. Կ., են երաժշտական բառեր, բայց յայտնի չէ թէ նուագարանի անուն են թէ եղանակի:

Ո

Ոգազամ, հին քաղաք Յուգայի դաշտին վրայ, յարեմտից հարաւոյ Երևանազեմի, Ծննդ. Ա. Ա. 1. Յե. ԺԵ. 35: Յեսու ոպաննեց այս քաղաքին թագաւորը, Յես. Ժ. 15: Ոգոզոմ էր մին ի քաղաքաց զրու նորոցեց և ամրապնդ Ռուրովամ, Բ. Մնաց. Ժ.Ա. 7. Մկը. Ա. 15: Հրեայք առին այս քաղաքին իսկցին յետ դարձի ի գերութենէ, Նէեմ. Ժ.Ա. 30:

Երբ Դաւիթ մէկնեցաւ Գեթիթ թագաւորէն, Անքուսէ, ամրացաւ “Ոգոզոմ այրը”, Ա. Թագ. Իթ. 1. Բ. Թագ. Իթ. 13: Բայց այս այրին տեղը յայտնի չէ: Ըստ աւանդութեան էր ըլքյան կոզմը, իր վեց մզոն յարեկեց քաղաքին Դաւիթի, Բնեթէշէմի, ուր շատ ճանապարհորդք կերթան յայցելութիւն: Այս այրը հազարաւոր մարդկէ կրնայ ընդունիլ:

Ողա, շըստիւն, որդի Արինադարսու, որ ինկաւ մեռեալ մինչ կը տանէր տապահակը կարիքաթարիմէ դէղ ի Յօրդանան, Բ. Թագ. Զ. Ա. Մնաց. Ժ.Ա.: Ողա պատեմով, ցուցուց Աստուած իր ահաճութիւնը, վասն զի մասրդ կերպով կը տարուէր տապահակը երինջներով որ կը սարսէին՝ զայն, և էր տապահակը բաց, այնպէս որ ամէն մարդ կը տեսնէր և կրնար մերձենալ անոր, մինչ օրէնքը կը պահանջէր քահանաներէն ինամով ծածկել զայն, և լծակներու

անցունելով տալ զնա բառանալ ի վերայ ուսոց Ղետացւոց, որոց ընդդամնուզ մասն արգելեալ էր նայիլ կամ մերձենալ տապահակին, Ել. ԻԵ. 14. Թու. Դ. 5, 15, 19, 20: Թերեւս Ողա չէր Ղետացի: Տես և Ա. Մնաց. Ժ.Ա. 2, 13:

Որսմ, Խորայելացւոց երկրորդ

բանակատեղին յետ եկցն յԵգիպ-

տուէ, Ել. Ժ.Գ. 20. Թու. Լ.Գ. 6:

Ոթոմ էր մօտ ի ծայր արեւուեան

ծոցյ կարմիր ծովան, Այս անուամբ

կը կոչուի շատ անգամ նաև անա-

պատը նոյն ծոցին արեւելեան գին:

Ողբք իրեմիայ, եղերական քերթ-
ուած զոր գրեց նոյն մորդարեւն Ե-
րուսալեմի կործանման ամթիւ ի
Նախին երկու գլուխները մանաւանդ կը նկարագրէն Երուսալեմի պաշտրման աղեղոքք: Երկրորդ գլուխը կ'ողբայ հալածանքը զոր կրեց նոյն իսկ Երեմիա: Հարրորդը կ'ակարիկէ քաղցին և տաճարին ա-
ւերն և ամսյութիւնը, և Անգեկիւոյի թշուառութիւնը: Իսկ հնդկերորդ գլուխն է տեսակ մը աղբթք Հրէց Համար անոնց գերութեան ասենը: Ի վահճանի մարդարէն կը իսկ Ե-
րուսալեմեցւոց անագրունութեան վրայ որ նախատած էին զԵրուսալեմ ա-
նոր թշուառութեան ասենը, և կը սպանեայ անոնց Ասուուծոյ բարիս-
թիւնը: Ողբք գրուած են 386 ին նախ քան զիք:

Ողբք աւատին շըրտ գլուխներուն սկզբնական տառը կը կազմեն բառ-
մը, և գլուխներուն համարները կար-
ուալ Երբայցերէն պյուրդէնին գի-
րերովզ կը սկսին: Ա. Ա. Յին, Երկրորդ
և չորրորդ գլուխներն ունին իւրա-
քանչիւր քառն և երկու համար, բառ
թաւոյ նշանագրաց այրուքնին, Երկրորդ գլուխն իւրաքանչիւր Երկք
համարները միենայն նշանագրով կը
սկսին, այնպէս որ բայց գլուխն ու-
նի վաթուան և վեց համար: Դարձ-
եալ իւրաքանչիւր գլուխ դրեթէ ա-
մէն տառն միենայն Երկայնութիւնն
ունի: Հննդկերորդ գլուխն պյուրդ-
նական չէ: Երեմիայի սպարեսմ ոնք
կենդանի է, փափուկ, որտառուչ
և շարժէչ: Այս մարդարէին մասնա-
ւոր ձիքըն էր ափրական և շարժէչ

ողբեր գրել, Բ Մնաց. Լ. Ե. 25, և
քան Երեմիայի ողբոց նիւթը չեղաւ
երբէք ոչ աւելի ողբալի նիւթ, և
ոչ քան զայն աւելի խանգահաթ և
շարժիչ ոճով գրուած եղերեցու-
թիւն։ Կրնայ բոռւիլ, և շատ ան-
դամ բոռւած է, թէ գրեթէ ամէն
դիր արտօնուազ գրուած է, և ամէն
բառ բեկեալ սրտի մը հառաջանք
է։ Այսու ամենայնիւ Երեմիա չմոռ-
ցաւ որ իր ուժուին հաւատարիմն
Ասուած կը թագաւորէր։

Ողբա, -իւ-, կին մորդարէ ի թա-
գաւորութեան Յօվսիայ՝ Ասոր հար-
ցուեցաւ Օրինաց գերքին նոր գոր-
նուած օրինակին ոպառնալեաց հա-
մար, Դ Թագ. Խթ. 14-20. Բ Մնաց.
Լ. Դ. 22-28, 623 ին նախ քան զիր։

Ողբամուրիւմ, Ասուածոյ բարու-
թիւնն առ ամբարիչու և առ Ան-
դաւոր ճշմարտութեան և արգա-
րութեան համաձայն, Սաղմ. 2Ե.
10. Ասուածոյ անհուն իմաստու-
թեան և սիրոյն զիխուար գործն է
Քրիստոսով մարդոց գրկութիւն շը-
նորհելու գթած իսրաւորդը։ Ասուա-
ծոյ ողբամութեան փորձը ճշմարտա-
պէս աենուղ անձը պարտի լինել ո-
չորմած և կարեկից առ մեղաւոր,
ինչպէս է Ասուած, Սաղմ. Խթ. 1,
2, և այսիշաշար առ ամենեախն,
Մատթ. Ե. 7. ԺԸ. 33։

Ողբակեզ. Տես Զեն։

Ոնեսիմսս, սէրտուոր, լինելով բո-
արուկ Փիլիմանի կողոսացայ, փա-
խած էր անոր առւնէն, և ապաւի-
նած ի Հռովմ. բայց գառնայով ի
Քրիստոնէւթիւն քարոզութեամբ
Պօղոսի, ապիծ առւու առաքելոյն
գրել առ Փիլիման, կող. Դ. 9. Փի-
լմ. 10։

Ոնեսիփորսս, շհ-ինէր, Քրիստոն-
եայ բարեկամ Պօղոսի յԵփեսս։ Ե-
կաւ ի Հռովմ մինչ առաքեալը քան-
ատրէեալ էր հան վասն հաւատաց,
և այնպիսի ժամանակ մը երբ գրեթէ
ամէն մարդ մոռցած էր զՊօղոս։
Այս կը կարծուի պատահած ի վեր-
ջին բանտարկութեան Պօղոսի, ոչ
բաղմզք յառաջ քան զմահ նորա։
Ոնեսիփորոց գտնելով զՊօղոս ի կամ
զանս, յետ երկար ինդրելով զնա,
օգնեց անոր ըստ կարի, առ ոչինչ

գրելով վանագը։ Ոնեսիփորոց պա-
ծառայութեան համար առապքեան
ամէն օրէնութիւն կը մազթէ անոր
և անոր տանը, Բ Տիմ. Ա. 16-18. Դ.
19.

Ողպայ և Ողպիրայ, երկու պայա-
բանական անուանք, զոր կը գոր-
ծածէ Եղեկիւլ, ԻԳ. 4, ցուցնելու
համար Յուդայի և Սամարիոյ երկու
թագաւորութիւնները։ Մարգարէն
կը նմանցնէ զնանք երկու քերց, որ
իր թէ Եղեկացիք բոզեր էին։ Ող-
պայ կը նշանակէր զՍամարիա, և Ող-
պիրայ զԵրուաղէմ։ Այլարանու-
թիւնը Հրէից եկեղեցւոյն պատմու-
թիւնն է։



ՈՉԻԱՐ ԵՐԿՐԻՆ ԱՌՈՐԻՈՑ

Ովիար։ Ովիար կամ գամ զամ զէի
սովորական անառուններ էին բառ
Մովսիսական օրինաց, և գիտողու-
թեան արժանի է որ, երբ աստուա-
ծայիշն օրէնուդիրը կը խօսի պահէ-
րուն վրայ, միշտ կը պատուիրէ
գման ամբողջ դնել սեղանոյն կրա-
կին վրայ, ԵԸ. Խթ. 22. Ղետ. Գ.
9։

Ոնեմզութիւն, հեղութիւն, հլու-
թիւն և համբերութիւն ոչ խարի կամ
գամակին կ'ընէր պահ անառունը յարմար
ի զոհ, և ճիշդ պատկեր գատին Աս-
տուածոյ, Յազէ. Ա. 29. Արդի ճա-
նապարհորդ մը ի Պաղեստին տեսաւ-
ոչ խարի մը խզումը մօն ի Գեթսե-
մանի; Խզողները կը առնէին հետ ա-
նառունը գետնաքարշ կապեալ ոտ-
իք, և շարուշար կը կոփէին ծնկոք
անառունը կողերուն վրայ, իբրև թէ
պիտի յօշտակին մարմինը և ոչիսրը

կը տաներ լուսթեամբ, առանց ընդ-դիմութեան. էր արդարէ որաս-սուչ տեսիլ, որ կը յիշցնէր մար-գարէին նկարութիւր գրիստոսի վայ, Ես. ԾԳ. 7. Գործ. Ը. 32-35.

Ոչխարին այս բնութեան ինչպէս նաև անոր հօտէն օձեւու կամ մո-լորկու միտման վրոյ յաճախ ակ-նարկութիւններ կան ի Ասքր Գիրս, Սաղմ. Ճթ. 176. Ես. Գործ. 6. Ուշ-խարն է նաև ի բնէ երամնին շրջազ, և իրբէ սիրող հօտը և իր սիրուց պահպանութեան և առաջնորդու-թեանը հնազանդ, կը բերուի ստէպ օրինակ Առուուծյ ժողովրդեան, Գ Թագ. ԻԲ. 17. Սաղմ. Ճթ. 13. Զ. 4. Մատթ. ԻԲ. 32. Ոչխար և այծ առ-կարին միւնոյն արօտ վրոյ կ'արտծ-ումին կ'զաղեստին, ինչպէս կ'արած-ումին ժամանակաւ, Ծննդ. Լ. 35. Մատթ. ԻԲ. 32, 33. Կառուը խա-շանց էին ի հնումն մեծ սւրախու-թեան և անփ օրեր, Ա Թագ. ԻԲ. 2, 8, 36. Բ Թագ. ԺԳ. 23.

Գոմէ խաշանց առ իսրայելացին կը թուի թէ էին ընդհանրապէս բացո-թեայ մակազառեկիւ կամ հանդըր-ուակի սրմանպատ, յաճախ պյուրու-առշն յազպառածս. Այսոյն կը զաշտպանուեւր հօտն զցոյդ վայրի գաղաններէ, և զցերեկ ի շերսամիծ ատպոյ միջօրէին, Թու. ԼԲ. 16. Բ Թագ. Ե. 8. Երեմ. ԻԳ. 3, 6. Յազ. Ժ. 4-5. Տես Հավիր.

Ոպքիազ, Փայս ծառոյ որ չէ շատ մեծ, և կը բուսնի Հնդկաստան և Աֆրիկէ. է առ, կարծր, ծանր և հսծ, և յզկուելով լինի Փայլուսն: Հին ատենը շատ յարգի էր, Ծզեկ. ԻԲ. 15, և կը գործածուի առկաւին նուագարանաց և ուրիշ ազնիւ կա-հուց համար:

Ունատ, Յերսւացի, որ կը բնա-կէր Մարիա լեռը, Յերսւացւոց մեր-ժուելէն եւըը Դաւթի ձեռոց այն լեռնէն, Բ Թագ. Ե. 6. ԻԳ. 18. Ա-նոր արտին ընարուիլ աստուծուուս-երբէ առջի առնարին համար, Բ Մնաց. Գ. 1, և անոր յօթառութիւ-նը ձրի առլու զայն այն նպաստին համար, կը ցուցնեն թէ Անաս հա-սահականապէս դարձած էր ի ճշմա-րիտ հաւասար:

Ոսկէթար, ակն պատաւական թա-փանցիկ, ի գյոն սոկոյ սակաւ ինչ կանաչագոյն և ոզորկ յոյժ, Յայս. ԻԲ. 20. Ըստ բազմաց, սոկէթարն էր պյժմու առաջազնուն:

Ոսկի, մեծագին մեաազ ընդհա-նուր ծանօթ, որ երկիր շատ կող-մերը կը գտնուի, և յաւաշ ժամա-նակաւ կ'ելլէր յՈֆիր, Յոր. ԻԲ. 16. Ի Փարութիւն, Բ Մնաց. Գ. 6, ի Սարա և ի Ռեգմա, Եղիկ. ԻԲ. 22. Յար յաճախ կը յիշէ սոկոյ պյշեայլ սե-սոկէեր, Յոր. ԻԲ. 24. ԻԲ. 15-19. Արրահամ ունէր շատ սոկի, և կա-նացի զարդը կանկաւ կը շինուէին յոսկոյ, Ծննդ. ԺԳ. 2. ԻԳ. 22, 35. Այս մեաազը կը յիշսկ բոլոր Սուրբ Գրոց մէջ, և առ նախնի Երբայցիս կը զարծածուէր յաճախ զսւ և խառն, և այս պատճառաւ էր հա-ստակ, ինչպէս է զարդիս Ութախն տապահակն էր պատեալ մոքսուր սոկով. քաւութիւնը, խորանին ա-նօթները և կարասին, նաև կազմածք առաջարին, ինչպէս նաև բաժակը և անօթք Սողոմոնի էին համակ յոսկ-ույ:

Ովթեդ, նորոյ, որդի բոսսոյ և Հուութոյ և հաւ Դաւթի, Հուութ. Դ. 17: Տես և Քրիստոսի ազգահա-մարը, Մատթ. Ա. 5. Ղ. սոկ. Գ. 32:

Ովգ, Ամպհացի թագաւոր Բա-սունու յարկելց Յարդանանու. յազ-թուելով սպանուեցաւ իրացիւոցին-ներէն առ Մազիսիւ: Ովգ էր հակոյ մարմազ, մին ի զերջին Ութայնոց որ բախած էին այն երկիրը: Ովգոյ Երկաթի մահինը, շորքառան ոոց Երկոյն, պահուեցաւ յետ մահուան նորը իրեր Եղիսար: Աստարովիթ-կառանոյիմ և Եդրոյի էին անոր գլխաւոր քաղաքները: բայց կոյին սուրիշ պարոպաւոր քաղաքներ, և Երկիրն էր առաս խաչամբ և անդե-ազ: Ովգոյ Երկիրը արուեցաւ ի Մով-սիս կիսոյ ցեղին Մանասէի, Թու. ԻԱ. 33. ԼԲ. 33. Բ Օր. Ա. 4. Գ. 1-13. Դ. 47. ԼԱ. 4. Յես. Բ. 10. ԺԲ. 4. ԺԳ. 30:

Ովգեդ, հանիւ, մարդարէ Աս-տուծոյ և Սամարիա: Երբ Խարայեցի առ Փակէէիւ գարծան Յաւդոյի դէմ պատերազմէն, և երբէն 200,000

գերի, Ովդեղ գնաց անոնց դիմացը և յանդիմանեց զանոնք, պյանպէս որ Սամարիյ մէջ զիկաւոր մարդիկ հոգ տարին գերիներուն, անոնց տարին հանդերձ, կերակուր և պյլ պիտոյս, և ակարոները տարին իշղզ Ալյոսկու տարին զանոնք մինչեւ երիքով, թ Միաց. ի. 9, այլովք հանդերձ.

Ովնավ, քաղաք Բանիամնի, մօա ի. 7. որդ, Ա. Միաց. ը. 12. Եղր. թ. 33. Ովնավ դաշտը կը թուր նշանակել Սարսփի դաշտին մասը մօա մինավ, նէւմ. Զ. 2. Ժ. 35.

Ովսաննա, կը ցուցնէ ազազակ ցնեսաթեան, և կը նշանակէ Երբոյեցերէն, Փրւո լուղթիւն: Ժազովուրդն ազազակեց Ովսաննա, երր Յիսուս մատու յազթանակաւ Երբուաղէմ. այսինքն, պյառու կը ինդրէր յերինից օրհնաւթիւն Յիսուսիւ, երր Միսիայիւ, Մատթ. ի. Ա. 9. Այս էր նաև ուրախսաթեան ազազակ առզաւարահարաց տօնին, երր Հրեայք սովոր էին երգել Սազմ. ձ. Ծ. 25, 26.

Ովսէն, իրանիւն, առաջինն յերկուասան փոքր մարդարէից. Սուրբ Գրոց պյժմու կարդին համեմատ: Ովհէն երկար առեն մարդարէացաւ Ովհոյ մինչեւ Եղեկիս, երր 785-725 նաև քան զբր. :

Ովսէնի գերին ունի բուն երկու մատ: Առաջին երկե զլուխները կը պյառունակին պյառանութեան շար մը իսրայէլի կաւպաշտութեան դէմ: Աէճ կոյ թէ մարդարէին ամուսնութիւնը սոսուգիւ ամուսնութիւն էր թէ պյառանական ասելի. այս վերջին կարծիքը կը թուր հաւանական. բարդ զիսրէ ի իցէ, պյլ ամուսնութիւնն օրինակ էր իսրայէլացւոց գրծոց կաւպաշտութեանն ընդդէմ սւիտին նոցա ընդ Առուժից: Մը նայեալ զլուխներն են մեծաւ մասամբ կշամմանք և մեղադրութեան իսրայէլի, մահաւանդ Սամարիյ դէմ հոն տիրոզ կաւպաշտութեան համար: Ովսէնի յանդիմանութիւնները խառն են մեղմ և մարդարէական գանգանաներով Ովսէնի ուն մաւթէ, և գմւարին է որչել անօր պյլ պյլ կտնիսացաւգիւթիւններուն բաժանեամբ և ժամանակը Ովսէն կը ցուցնէ զուարթ հաւատոք ի գալուստ Փըրի-

շին, և նոր կտտկարանին մէջ կան ոչ սակաւ կշշութեր Ովսէնի մարդարէութենէն, Մատթ. թ. 13. Հըսկմ. թ. 25, 26. Ա. Պետր. թ. 10.

Ովս, գիւաւոր անձ մը Հրէից մէջ յանապատին: Ահարոնի հետ վեր բանեց Մովսիսի բազուկներն ի Ռաֆիկիմ, և գարձեալ Ահարոնի հետ եղաւ աղակաւ Մովսիսի, երբ Մովսէն էր ի Մին, Ել. Ժ. 10. Իդ. 10:

Ովսք, Թ Օրինաց Լ. թ. 35 համարին խօսքը, “Ովսնց սովը սահմանուած ժամունակին պիտի գլորին,” և ճանապարհորդին երգին մէջ, Սազմ. Ճ. Ա. 3, “Անիկա քու սովդ շուղացընէ, Սազմ. Կ. 9. Երեմ. Ժ. Գ. 16, կ'ակնարկին շարաշար գլորման վուանը զը ապառատուա և գահավէժ աեւզերու նեղ ճամբաներու և շաւիզներու վրայ որ յանաբի են յարեկելու: Տես և Ես. լ. 14. Ղուկ. թ. 34. Բակ երթալ նշան էր սոգյ: Ասուսած Կրօս Եղեկինի, “Մեսելի սուդ մի բաներ, կօշիկներդ սոցերդ հագիր, ողեկի. ի. Ի. 17. Բակութիւնն էր նաև նշան մեծարանաց: Մովսէն կօշիկներն հանելով մօտեցաւ բորբոքեալ մնրեացն. և բազումք ի մեկնաց կը կարծէն թէ քահանայք իսրայէլն մէջ կը սպասաւորէին բոկոն, ինչպէս կ'ունէին յեայ տանարին մէջ: Մահմետականի երբէք շնի մօներ մզկիթ առանց յառաջողությն լուալու զոտ և զձեսո, և հանելու տրտաքին առապանները և կօշիկները: Եթ սովորից քիստունեայք նոյնապէս իրենց կօշիկներն հանելով կը մօնենն եկեղեցի, նաև Գրահմէնք Հնդկաց և այլ նշան պատրի կ'ընեն իրենց մէկնեաներուն և առանձներուն: Արեւելեան աշխարհակալը սովոր էին իրենց ստուգները գնել յազթուած թագաւորներուն պարանոցին վրայ, Յես. Ժ. 24. պյլ գործը շատ անդամ իրրե օրինակ գործածուած է Սուրբ Գրոց մէջ, Սազմ. Ը. 6. Ես. Խթ. 23. Ա. Կորիթ. Ժ. 25. Երբ. թ. 8: Տես Միեւել:

Արեւելայք սովոր էին օտարական ճանապարհորդուած սասւըները լուանալ, վասն զի ճանապարհորդք բնդուհանապէս բոկ, իրենց ստուգներն հետիւղ միայն պատած կ'երթոյին,

Եննդ . ի Դ . 32 . Խ Գ . 24 . Այսպէս Արքահամ լրւաց երեք հրեշտակներուն սուռընիքը , Մննդ . Ժ Բ . 4 : Ընդհանրապէս ծառայից կամ սարկաց գործ էր օտարականաց սուռընիքը լրւանալ . ուստի Արդիքա , զոր Դաւակիթ կուզեր առանուլ կեն , ըստ Դաւաթի . “Աչա քու աղախինդ իմ տիրոջն ծառաներուն սուռընիքը լրւալու համար սարկութիւն թուացնէ , ” Ա Թագ . ի Ե . 41 : Պօղոս կուզեր որ եկեղեցեղ կոզմէն սոնութիւն ընդունող այրին , Տիւրասիրութեամբ ոուրբերուն սուռընիքը լրւացած ըլլար , Ա Տիմ . Ե . 40 . Այս սովորութիւնը գեւ կը աենուրի ի Պաղեսարին : Բռապինուն կ'ըստ թէ , ի Եսամէկս “մեր մանուկ ասպնջականն հին արեկեւան Հիւրասիրութիւնն միամիտ ոճավ կը ինդրէր որ սպասաւոր մը լրւաց մեր սուռընիքը : Այս առաջարկութիւնը զարմացուց զիս , քանզի չէի գիտեր թէ այս սովորութիւնը դեռ կարհուն : Եւ արգարե հիմա սովորութիւն չէ օտարականաց սուռընիքը լրւանալ , բայց ընիկներուն մէջ ընդհանուր է այն սովորութիւնը : Մենք հաճեցանք առաջարկութեան , թէ՝ քիչ մը զովանալու , և թէ՝ Սուրբ Դրոց մէջ յշխաւած հին սովորութեան մը օրինակը տեսնելու համար : Նուրիհացի ազտիին մը սորուկ՝ բերաւ ջուր , և թափեց մեր սուռընիքը սուռ վրայ մեծ պղնձէ կոնքի մէջ , և ծնկան վրայ դալով լրւաց մեր սուռընիքը և ապա զենքակով մը որբեց : Մեր բոլոր ճանապարհորդութեան փեր գեղաց մէջ հեշտացն եր այս . “Մեր Փրկիչը , յետ վերջին ընթրեաց , գեղեցիկ օրինակ տառաւ խոնարհութեան լրւանալով աշակերտաց սուռընիքը , Յահէ . Ժ Գ . 5 , 6 , թէպէս ութերորդ համարը կը ցուցնէ թէ աւելի խորին նպաստակ ունէր Յիսուս : Տես Հաղարափ :

Որբեսարք : Նահապետաց ժամանակ , Մննդ . Լ Ա . ընդհանուր սովորութիւն էր , զօր ետայ հաստատեց Մավսիսական օրէնքը , Բ . ի Ե . 5-10 , որ անզաւակ այրի մը , գերգաստանին անունը և ժառանգութիւնը պահելու համար , պարտէր ամսունանալ իւր տագեր , պայսինքն , հան-

գուցեալ առան եղրօր , և կամ ուրիշ մերձաւոր ազգականի մը հետ , Հաւաթ . Գ . 12 , 13 Դ . 4-11 . Մատթ . Ի Բ . 23-30 : Քահանայապետին արգեկեալ էր առանուլ այրի կին , Ղետ . Ի Ա . 14 : Ճշմարիտ կրօնից մարդասիրութիւնը և արգարութիւնն , ինչպէս պատշաճ իսկ էր , կը տեսնուին ի Սուրբ Գիրս , ուր շատ անգամ կը տեսնելը զԱստուած և անոր սիրելիները կարեկից վշատցելոց , օդական կարուելոց , և պայտպահ իրաւանց այրեաց , Ել . Ի Բ . 22-24 . Բ Օք . Ժ Զ . 11 . Ի Դ . 17 , 19 . Սազմ . Կ Ա . 3 . Ես . Ա . 17 . Ժ . 2 . Երեմ . Ի Բ . 3 . Մատթ . Ի Գ . 14 : Առաքելական եկեղեցին ան փոյթ չէր հոգ տանելու այրեաց , Գործ . Զ . 1-3 . Ա Տիմ . Ե . 41 , և Յակոբոս առաքեալ սու պարտքն էական մասն համարի ճշմարիտ բարիցայտառութեան , Յակ . Ա . 27 : Ճեթ անուութիւնն , ընդհակառակին , զիտնոյս որ իրենց արանց կենդանութեան տանըն գերի եղած են անոնց հանդից՝ կ'ընէ կամ զոհ անոնց գիտեն ոյրոց խարուեկին վրայ , և կամ կը թողուառապել յանտեսութեան և յանդրգութեան իրր աշցոյս և անտերունը : Քրիստոնեաց այրեաց զարտականութիւնները ցուցուած են Տիմմաթէսոսի Ա Թուղթին մէջ , Պ Ա . Ե . 3-16 :

Որբեգրաւրիւմ է առանուլ ուրուք օտար մը իւր գերգաստանը , ճանշնալ զայն իրբեկ սրգի , և առանել զնաժառանգ իւր սուցուածոց : Յակոբոյ օրդեգրելն իւր երկու թոռները զետիրմ և զՄանասու : Մննդ . Ա Բ . 5 , էր տեսակ մը փոխարինութիւն , սովոր կամեցաւ նահապեաը մասնակից ընել իւր թոռներն խորպայեկի ժառանգութեանը , որպէս թէ բռն իւր օրդիքն էին . “Ի իրեմը ու Մանասէն Ռուբենի և Շմաւանի պէս իմն պիտի ըլլան .” Յակոբ ժառանգութիւն լրտաւ անոնց հօրը Յովենիայ , այս օրդեգրութեան արգեամբ անոր սրգիքը կրկին ժառանգութիւն առնիք :

Բայց Սուրբ Գրոց մէջ ունինք ուրիշ օրդեգրութեան մը օրինակ , պարինքն դուստր մը միայն սանեցող , և անսր սրգիքն իրեն որդեգրի ընող

Հօր մը օրինակը : Այսպէս, Ա. Մնաց. Բ. 22, Յովելիոյ թռուշ Մպեր , Հոյր Գաղտագոր, Թուու . իջ. 29,

առաւա իւր գուռուրը Եսրոնի, „որ զա- նիկա առաւ, և ինըը գաթուն տա- րեկան էր . ու անիկա Սեգուրը ծնաւ անոր . և Սեգուր ծնաւ Յայիրը, ու ասիկա Գաղտագոր երկրին մէջ բանուակրիք քաղաք ունէր, „ Եւս . ԺԳ. 30. Գ Թագ. Դ. 13. Սակայն, թէ Յայիր և թէ սերունդը, փոխա- նակ համարուելու Յուդայի ար- և իշտէս պարտէն համարութիւն հայրինական գծիւ Եօրոնէ ; համար- ուեցան որդիք Մպերոյ, հօր Գա- ղատգու : Նա մանաւանդ կ'երեք թէ, Թու. Լ. 41, այս Յայիր, որ էր որդի Սեգուրայ, որդւոյ Եսրոնի, որդւոյ Յուդայ, կը կոչուի յայտնա- պէս “Յայիր, որդի Մանասէի, ” վասն զի Մպեր, հօր յաւու նորա մօր կողմանէ էր որդի Մանատէի : Այս- պէս կը կարգանք որ Մութքէ որ- դեկիր ըրաւ զծոթեր, իւր հօրդորը դուսարը . առաւ զնա առ իւր իրեն դուսար, Եսթ. Բ. 7. Այսպէս նաև դուսարն Փարաւանի որդեկիր ըրաւ զծովուս, և Մովսէս եղաւ նմա որ- դի, Ել. Բ. 10. Եր կարգանք նոյն- պէս, Հասթ. Գ. 7., որ Նյեմի սենէր որդի, որդի մը ծնաւ Նյեմի, բայց բաւն Հաւութայ էր որդին :

Զարդին ևս որդեգրութիւնը չէ անոնզօր յարենլս, ուր որդեգրու- թիւնը կը կատարուի ըստ օրինի հա- սարակաց զաշտոնէի մը առջեւ :

Նոր կատարանին մէջ որդեգրու- թիւն կը նշանակէ Աստուծոյ ձրի շնօրհաց այս գործը, որով, արդա- րացած ըլլալով հաւաքով, կ'ըն- դունակիք Աստուծոյ ընանեաց մէջ, և կ'ըլլակէ հազրդ երկնից ժամա- դութեան : “Քրիստոսով, ” և քաւիչ արժանաւորութեամբ նօրա, հաւա- ացեալք “կ'ընդունին որդեգրու- թիւնը, ” Գաղ. Դ. 4, 5. Ա.յ. որդե- գրութեան առանձին շնօրհքներէն ոմանք են, ազտանութիւն երկնաւ և ծառայական հօգիէ, մեր երկնաւոր Հօր մանաւոր սէրը և ինամբը, որ- դիսկան վատահութիւն առ նա, ա- զտա մուտ առ նա միշտ և հանա- պազ, Հոգւոյն Արբոյ վկայութիւնը

որով կ'ազալակինք, “Արբա, Հոյր, ” և իրաւունք մեր երկնաւոր ընակու- թեան համար, Հասվմ. Ը. 14-17. Ե- փեռ . Ա. 4, 5.

Որդի կը նշանակէ երբեմ թռու, կամ որկից հետաւոր ազգական, Ծննդ. Իթ. 5. Բ Թագ. Ժթ. 24. Երբեմ ևս կը նշանակէ որդեկիր, Ծննդ. Խթ. 5. Կամ ըստ օրինաց որդի, Հառութ. Դ. 17. Կամ առ, ոյսինքն դաստիարակութեան որդի, Ա. Թագ. Գ. 6. Կամ գարձիւ, որ- պիսի էր Տիտոս, պյուինքն “հարա- զատ որդի հասարակաց հաւապրով, ” Տիտ. Ա. 4. Եւ գարձեալ կը նշա- նակէ մատաւոր կամ բարոյական նը- մանութիւն, այլովքն հանգերձ, Այզմ. Զթ. 6. Ես. Ծի. 3. Գործ. ԺԳ. 10. Այսու մարդ մարդիկ կը կոչուին երբեմ որդի Աստուծոյ, Ղուկ. Գ. 38. Հասվմ. Ը. 14.

Որդի Աստուծոյ, մանաւաւոր յար- ջորջուն և Գրիստոսի, և կը ցուցնէ աեար յարարերութիւնն ընդ Հօր. Այզմ. Բ. 7. Ղուկ. Ա. 35. Յովհ. Ա. 18, 34. Գրիստոս կ'ըսէր միշտ թէ և միածին Որդի Հօր, Մարթ. Դ. 3. Ը. 29. Իշ. 54. Յովհ. Գ. 16-18, և Հըր- եայք ուղիղ հասկցան անոր միտքը, քանզի ըսին թէ հաւապր կ'ընէ զինք Աստուծուն : Յովհ. Ե. 18. Ժ. 30-33.

Որդի մարդոյ, պյուտէ կոչեց զինք Գրիստոս առ իսկարհութեան, Յովհ. Ա. 51. Ա.յ. անուամբ կը հասկցուէր Մեսիան, ըստ կանխտացութեանց Հին կատարանին, Այզմ. Զ. 17. Դան. Ե. 13, 14. բայց կը թուի նշա- նակել մանաւանդ Մետիոյի ծշմա- րիս մարդկութիւնը կամ միտիւնն ընդ ազգի մարդկան : Որդի մարդոյ՝ կոչումը արսւած և Գրիստոսի աւելի քան սւթսուն անգամ նօր կատ- արանին մէջ :

Որը, կամ Զաւարակ 1. Ճագ կո- վու, անասուն մաքսւր ըստ օրինաց : Սաէպ կը գործածուէր ի զոհ, ուստի և սա խորը, “Մեր շրթունքներուն զւարտինքը պիտի մատաւցանենք, ” Ովհ. Ժ. 2, և կը նշանակէ, մեր շր- թանց ազօթքը և փառարտանութիւնները պիտի մատաւցանենք երբէ դու, Երբ. Ժ. 15. Գարարակաւ, պյուինքն պարտեալ զւարակաւ, կը հաս-

կցուեր կերտակուր ի գեր կամ պարստ անառնյա, Ծննդ. Ժ. 7.

Երեմիայի Լ.Դ. 18 համարին սա խօսքը, “Զուարտիկը երկուքի կտրելով ու անոր կտրներուն մէջտեղին անցնելով, Կահնարիկ ուխտ մը վաւերացնելու հին եղանակ մը. ուխտաց ըստն կուզին թէ այսոպէս յօշ յօշ կարսեն, եթէ զրժեն իրենց սփառին, Ծննդ. Ժ. 9-18.

Ուկեղէն որթը զոր Հրեայք պաշացին ի Արևա, մինչ Մովսէս ելած եր լեռը, ծուլուեցաւ Ահարոնի հրամանաւ ժողովրդեան դինդերէն: Այս որթուն պաշտօնը կը կատարուեր անասնային պղծագործութեամբ, և երբ երկը հազար անձնիք որ պաշտօն տարին այն որթուն՝ պատճուեցան մահսւամբ:

Յերրորվամ կանգնեց երկու ոսկեցն որթ իւր թագաւորութեան երկու ծայրերը, որոյն զի տասն ցեղք պատճառ չաւնենային երթալ երկրութան համար Երուսաղէմ, և այնպէս ընդելանալ Յօնաթայի մարդուց հետ, Գ. Թագ. Ժբ. 26-29. Այսպէս ծողովուրդը “մուստ իւր Փրկիչը, և ընկղմնցաւ թանձր կատարութեան մէջ: Զիերրորվամ գուն ուրկը կը յիշն Սուրբ Գիրք, առանց գնելոյ անոր վրայ ոս արտառը, “որ մեզանչել առաւ Խորայելի, “Դ թագ. Ժբ. 21: Մարդարէն Ովսէս սուզ Կ'ակնարէն Բնեթելի որթը, զայն պաշտօներուն յիմարութիւնը և յանցանքը, և օրը յորում կուռքն և ծողովուրդը միանդամյն պիտի խորակուեին Ասորեսանցիներէն:



2. Որթ, տանկ գիներեր: Այս պատուական և ընասնի տանկէն շատ աեւակներ կան, և է ընական բերք ջերմ երկիրներու, ուր և մշակուած է ի վազուց հետէ: Ուստի և շատ կանսն և յաճախ կը յիշակի ի Սուրբ Գիրք, Ծննդ. Թ. 20. Ժ.Դ. 18. Ժբ. 32. Յոր. Ա. 18: Որթն առատ կը բռննի ի Պաղեստին, Բ. Օր. Ը. 8, և պյի երկրին մէջ աեղ աեղ մանաւանդ շատ ընտիր էր: Սուրբ Գիրք գովարթեամբ կը յիշէ Լիբանանու և Եպրոզոյ որթը, և արտաքին մասենագիրը կը յիշն զննակիր դինիս Գաղովի, Սարեմֆայի, Լիբանանու, Սարսնի, Ասկազնի և Տիրոսի: Տես Սովորենք:

Եգիպտասի խաղողը, Ծննդ. Խ. 11, մաեր էր, աւսոի և խորոյելացիք յիշրաւի զարմացան, երբ աեստն ոզկի-
436

գը զոր բերած էին լրաեռք բանակը յեկազէ, Թու. ԺԳ. 23: Սակայն Մովսիսի պատճութիւնը կը հաստատէն ճանապարհու գ.ք. Դաեւ յԱնդզիս Ասորեւց երկրին որթէն յառաջն ոզկու ոզկու մը որ կշռեց իննեասն անդզեկան լիար (7 +ու), և որպէս երկայնութիւնն էր քուն և երկը մատ, և մեծագոյն արամագիծն իննետասն և հէս մատ: Զարդիս, թէպէս մահմատական օրէնքը նպաստաւոր չէ մըշակութեան որթոյ, պյտեսան պակաս չէ ի Պաղեստին: Բաց ի մեծ բազմութենէ խաղոզոյ որ կը բերուի օր ըստ օրէ ի վաճառ յիշրուսպէմ զնուի մօտաւոր տեղիք, Գերբան միայն, սւթեատաներորդ գարուն աւազին կիսուն, տարուէ տարի կը զրիէր երկը Հարիւր: ուղառու բեռամբ, կամ իրը երկը հարիւր հարիւր հա-

զար անդղիսկան լիտր (100,000 քաշ), բաղցու, կամ մեղք խաղողյ, յեղիսկառու:

Խաղողը տան պարէնի կարգ է, և այլեայլ կերպով պատրաստուերզ լինի կերպուր ժողովրդեան: Տես խաղօդ: Ցուցելու համար այդիներու առաջատառ թիւնը որ պիտի իշնար բաժին Ցուցոյի յերկրին աւետեաց, Յակոր իւր մարդարէսկան օրհնութեան մէջ կ'ըսէ այս ցեղին համար. թէ

“Իր յաւանակը որթին պիտի կապէ, Ու իր էտ իշուն ձագը ամենէն աղէկ որթին.”

Իր պատմութեանը զինիսզ պիտի յուայ, Ու իր հանդերձը խաղողի արինուուն: Մնագ. Խթ. 11.

Հատ տեղեր որթք կը տարածուին գետնին կամ ապաւաժներու վրոյ տառանց ինչի: Բայց շատ անգամ են ծովարարձ, կամ որոնց, ծառոց և հովանոց վրոյ ձգաւած, կամ տաներու արտաքին գաւթին և պատերուն վրոյ, նաև ներքին գաւթին պատերուն երեսը տարածուած: Որթըն, այսպէս բուսեալ և ջովացեալ, կը բերուի շատ անգամ օրինակ ընանեկան սիրոյ, խաղաղութեան և լիութեան, Սազմ. Ճիթ. 3. Միք. Դ.:

Օրէնքը կը հւամայէ որ պարէ առն. Կող մը չուտէ անոր պատզէն յառաջ քան հինգերորդ տարին, Ղետ. Ժթ. 23-25: Այս ատէրանց արգելեալ էր հանե շարութ կողուած տարիներ, ոյսինքն ամէն եօթներորդ տարին, կիթե խաղող. այն տարին արգոյն պատուց թողուելու եր աղքատաց, որրոց և պանդիստոց: Ել. 1. Պատ. Խթ. 4, 5, 11: Տես և Ղետ. Ժթ. 20. Սը. 1. Պը. 21: Ճանապարհորդաց թղի առեւեալ եր միշտ ճամբան ոյգի մը մանելով քաղել և ուտել խաղող, բայց առաւու տանել արգելեալ էր. Բ Օր. 1. Պ. 21: Մրգիսական օրինաց ուրիշ աղնուական պատուերն եր ապատ թուզու, զինուորական ծառապաւթենէ այն մարդիկ որ չըսր տարի տշխատեալ և համբերելով կը սղատէն հինգերորդ տարին վայելել իրենց այգւայն պաղէն, Բ Օր. 1. 6:

Յափսեղոս կը նկարադրէ գեղեցիկ և մեծազին որթ մը ի մաքուր ոսկւայ, և սրյա պակայզներն եին պատահական քարերէ, իւրիւ զարդ արտաքին բարաւորաց դրան Ասւրը տեղւային: Թերեւս այս որթը կ'ակնարկէր Տէրն մեր յասելն, “Ես եմ ծշմարիտ որթը, ” ցուցնելու համար իւր անզին միութիւնն ընդ ժողովրդեան իւրում, Յագ. Ժ. 1-8:

Ի Օքինաց Լթ. 32 համորին մէջ “Ասդովի որթ” չի թաւիր նշանակիւ որթոյ վասթար տեսակ մը որ իրք կար Մատնագիրը կ'ուզէ մանաւանդ ըսել թէ անոնց որթը, այսինքն այլարանօրէն, անոնց պատկանեալ բարըբը, փոխանակ տալու բարւոց խաղօդ, կու տար միայն թունաւոր պատուզ, ինչպէս կը կարծուէր միշտ թէ կու տային եղերք Մեռեալ ծովուն, որպիսի էին, օրենակի տղագաւաւ, “ինձորը Սոցոման”, որ կ'ըսուի թէ արտաքրաստ գեղեցիկ կ'երեւին, բայց ոչ պայն էին եթէ ոչ փոշի կամ մոխիր:

“Ազնիւ, բառին համար, Ես. Ե. 2, 4, տես խաղօդ:

Հըեայք սովոր էին իրենց պակիները անկեւ լրոց կամ լերանց կողերը, իրեմ. Լթ. 5, (տես Լեռ.) քարերը մաքրելով և նեսելով, և սյզին պատելով որման և աշառարկներով, Լթ. 1. 1-6. Սազմ. 2. Մատթ. Խթ. 33: Այս երեւեն վարձու կը տրուէին պաղցն մէկ մասին համար միայն, Մատթ. Խթ. 33, 34: Սոյ ըր Գրոց բռնի մը տեղերէն կը հետեւ թերեւս թէ ազէկ կը կարծուէր ոյզի մը որ ունէր հազար որթ, և կը բերէր հազար արծաթոյ, կամ սկզեկ արծաթոյ պատուզ, Ես. Ե. 23, և թէ սյզին մշակողն կը հատուցուէր ասելի քան երկու հարբի արծաթ, Երդ. Բ. 11, 12: Այս պատիներուն մէջ պահապանք և մշակք կ'աշխատէին, բրել, անկեւ, նեցուինել գնել: յատանել կամ յապաւել որթերը, Յագ. Ժ. 2, խաղողը քաղել և հանել զինի: Այդորդք էին ուրոյն գառ երկրագործաց մէջ, և անոնց գործն եր երրեւն ժժուարին, և կը համարուէր ծառապարին, Գ թագ. Խթ. 12. Բ Անաց. Խթ. 10. Երդ. Ա. Ե. ԿԱ. 5: Սուրը

Գիրք կը յիշէ որթոյ անուշահռութիւնը, երգ. Բ. 13, և կը բերէ ոյս առնկը շատ բաներու օրինակ ի առակ, Դաստ. թ. 12. Մատթ. ի. 1. իլ. 28. Նարովթայ այդին, գթագ. իլլ., եղած է իրրե առակ հարուստին կամ հզօրին ձեռքով աղքատէն բանի առնուած օրեկցէ բանի: Խողեալ և լքեալ հիւղը կամ աշտարակն, ուր պահպան մը կը զգուշանայ այդւոյն մինչ խաղողն հառած է, Սաղմ. Զ. 12, 13. Երգ. Բ. 15, առնուած է իրրե վաշելուչ օրինակ ամպյութեան, Եռ. Ա. 8. Գեղեցիկ այլբանութիւն մը ի Սաղմասին Զ. կը ցուցին եկեղեցին իրրե պյակի տնկուած, գաշտպանուած, մշակուած և ռուսուած Ասուումէ:

Այսգեկութը կու գար յետ հնձելց և կաույ զցորեան, Ղետ. Իջ. 5. Ամսվ. թ. 13: Խաղսզը կը կըթուէր առաջին անգամ յօնին ամսուն մէջ, կամ աւելի անգամ՝ լիռնային տեղիք, Թու. Ժ. 21. և պյակեկութը կը տեէր տափաւին չորս ամիս: Բայց ընդհանուր պյակեկութն էր սեպաեմբեր ամսուն, երբ ողկոյզները կը քաղէին յատոցով, կը դնէին կողովներու մէջ, Երեմ. Զ. 9, և տանելով կը թափէին գուրեր կամ հընձաներ, ուր հաւանականապէն նախ մարդիկ կը կոփէին խաղողը, և յետոյ կը ճմիչին մամուլներով, Յայտ. Ժ. Դ. 18-20. էր արդարեւ գործ գժուարին, և կը կատարուէր երգօք և պարուք և սրբախութեան ծայներով, Երեմ. ԻԵ. 30. ԽԸ. 33: Հնձան հարկանել կամ խաղող կոփելը կը յիշուի իրրե նշան Մեսիայի մեծ գործին և զօրութեան, որպէս թէ Մեսիայն առանձին պիտի կոփեր հնձան պյարանորէն, և ժողովուրդէն ոչ ոք պիտի օգնէր անոր, Ես. ԿԳ. 1-3 Յայտ. Ժ. 15: Այսգեկութն էր ժամանակ մեծի ուրախութեան, Ես. Ժ. 9, 10, և շատ անգամ օրինակ զեղիսութեան և կռապաշութեան, Դաստ. թ. 27, մինչ գինույն սպալ և որթոյ նուազին, Էր նշանակ ընդհանուր աղետից, Ես. Ի. 7. ԽԸ. Գ. 17: Գինի և քաղցուէ կամ ի խաղմզոյ, այսինքն ի խաղողս մզկւյ: Տես Հնձան:

Առ Հրեայս սովորութիւն էր նաև խողողը չըբցնել, պյակինքն ընկւ չամիզ: Արիգետ հարիւր պյակիզ չամիզ ընծայ տուաւ Դաւթի, Աթագ. ԻԵ. 18, նաև Արտ հոյնչափ չամիզ բերու Դաւթի իրրե ընծայ, Բ. Թագ. Ժ. 9. Ա. Թագ. Լ. 12. Ա. Մանց. ԺԲ. 40: Խաղողոյ ուրիշ գործածութեանց վրոյ տես Ռպիսզ, Մեզր, Քացախ և Գիթի:



Որոմ. Խաստակար տունկ սիզայ տեսակէն: Պաղեստին ամէն տեղ կը բռւնի ցորենոյ մէջ, և յետ անելց շատ կը նմանի ցորենոյ, այնպէս որ յառաջ քան գլուխ կապկը գժուարին է ցորենի որոշել որումէն: Որումնան հոտաերը կը գտնուուին, երկու կամ երեք ի միտսին, երկոսասան մանր խորչերու մէջ երկայն հասկի մը վրոյ: Արարացից կը զատեն որումէ ցորենէն հովահարով կամ մողով յետ կաույ, Մատթ. Ժ. 25-30: Եթէ հացի մէջ խառնուի, կը պատճառէ թալուկ, շատ անգամ կուտայ նաև փսխել:

Որփա, Մովարացի նուն հոյեմբայի: Որփա մաց իւր ազգին և առածածներուն հետ, մինչ Հուութ յարեցաւ ի կեռուր իւր և ի ճշմարիսն Ասուուած, Հուութ. Ա. 4-14: Մին առնուեցաւ, և միւսը թաղուեցաւ:

Ուզալ, մին յորդւոց Յոկտանայ, բնակեալ յերշանիկն Արարիա, Մննդ. Ժ. 27:

Ուլպայ կամ Եւլես, գետ որ կը հոսէ պո Շօշ քաղաքաւ ի Պարսկաստան: Ուլպայի եղբերքն աւնեցաւ Դասիկէ Հուշակաւոր տեղովի մը, Դասի. Ը. 2, 16: Ուլու Յօւնաց Քոփազգէնուր, և զարդին կը կղուուի Քէրիահ. բայց կը թառի թէ ժամանակաւ ունէր երկրորդ ջրածցք մը որ գետ կը չշմարուի, ինն հարիւր սուք լցոյն և քանի ուոք խոր, յարենից կողմանէ Շօշայ: Այս երկու ջրածցք կը թափէին իրենց ջուրն պյժմու Գարուն կոչաւած գետով ի Շադ էլ Արագ, որ է գետ միացեալ Ներսաւ և Տեղրիս գետերէն, այս երկուց իրարու խառնման աեղէն որ է Գորին՝ քանի մըոն վար:

Ուխտ, պյսինքն գայն ի մէջ երկուց կազմանց: Ուր երկու կազման մին յանհանու ի վեր և քան զիւսն, ինչպէս յուխտին ի մէջ Աստուծոյ և մարդկան, Աստուծոյ սւխտը կը կոչուի մանաւանդ խոստում, Ես. Մթ. 21. Երկմ. Ա. 33: Ուխտ կը կոչուի նաև խոստում ու Աստուծու բարի գործ մը կատարիւն կամ անմղոյ վայելմանէ հրաժարելու ի շենորհակալութիւն Աստուծոյ բարութեան կամ ազատման ի մօտալուտ կանգէ կամ առ ահի ապագայ շարեաց, և կամ ապաւնի բարիք մը ստունալու համար: Ուխտ կատարել մղոյ մը գործելով, եր յաւելու մղոյ ի վերայ մեղաց: բայց մորդ ազատ չէր անբորդուրդ ուխտի մը թէկ կատարելով պյոյն վաս կամ կրուստ կը էր, Մազ. Ա. 14: Ուխտ գնելու և կատարելու վրայ պյոյն այլ որէնք առաւ Մազիւն: Թէ որ ուխտ ընել շուզես, ան քեզի մեզք չըլար. քու շրթունքներէդ ելածը զգուշութեամբ կատարես: Բ. Օր. Ե. 9. 21, 23. Ժողով. Ե. 4, 5: Անշափահասից ևն, ուխտերն, եթէ էին առանց հաճութեան ընտանեաց գլխաւորին, պարտաւորիչ չէին, Թու. Լ: Մարդ կրնար իւր անձը կամ զաւկները նուիրել Աստուծոյ, Թու. Զ. 2: Եւփթայէ նուիրեց իւր գուստը, Դաս. ԺԱ. 30-40, և Սամուէլ էր

սւխտիւ նուիրեալ ի պաշտօն Աստուծոյ, Ա. Թագ. Ա. 11, 17, 28, եթէ այր կամ կին կը նուիրէր զինք Աստուծոյ, պարտական էր մանել ի ծառայութիւն նորա ըստ պայմանաց ուխտին: բայց երբեմն կրնար պատշաճ էրին մանաւանդ ի հին տնտեսութեան, յօրում արտաքին զնչք և արտազութիւնք յանմու էին, քանի նոր լուսաւորեալ Քրիստոնէութեան մէջ: Տե՛ կարքան և Ուկտաւոր:

Ուխտաւոր, ըստ հին Երայական օրինաց, այր կամ կին որ յանձն առած էր ուխտիւ հրաժարել ի դինույ կամ յայլ արքեցոցից ըմզելեան, և յօրեկցէ նիւթիւն որ էր ի բերդյ որթայ: Ուխտաւորը չէին փոքրեր իրենց մազերը, և չէին մաներ որկիցէ տուն պղծեալ ի դիոյ մեռելոյ, և ոչ կ'երթային յօւղարկաւութեան: Եթէ գիտուածով մարդ մը մեանէր անսնց առջև, նորէն կը սկսէին իրենց նուիրումը և ուխտը: Այս սկստը կը տեէր ընդհանրապէս ութ որ, երբեմն ամիս մը, երբեմն նկեան: Երբ ուխտաւորութեան ժամանակը կը սպառէր, ուխտաւորը կը բերէր զնչէր և նուէրներ առանցը, յետոյ քահանան կը փոքրէր ուխտաւորին մազերը և կ'այրէր. յետ որց ուխտաւորն արձակեալ էր ուխտէն, Թու. Զ. Ամով. Բ. 11. 12: Մշանդինաւոր ուխտաւորը կը նուիրուէին իրենց ծնողներէն անդոսին ի ծննդեն, այսոցէ ընել ուխտեց Սամուէլ մայրը, Ա. Թագ. Ա. 11: Այս պիսի ուխտաւորութիւնք ցեկանս էին, և ուխտաւորն ոչ գինի կը խմէր և ոչ իւր չէրը կը փոքրէր: Ա. յոդիսիէ էին Սամփոնն և Ցոփհաննէս Մըկրտիչ, Դաս. ԺԳ. 4, 5. Ղուկ. Ա. 15. Ե. 33:

Որովհետեւ ի սպառել ժամանակի ուխտաւորութեան պահանջոււած նըուիրաց ծակեց ծանր էր աղջառատաց համար, շաս անդամ կ'օգնէին ուխտաւորին ոչ ուխտաւոր անձնիք, որ իրը գործ բարեպաշտութեան և սիրոյ կը կատարէին պյոյն պարտքն յանուն ուխտաւորին: Պօղոս օգուտ քաղց այս ոսվարութեանէն ըմբէրանելու

համար իւր հակառակորդները որ կը բամբասէին զնու իրքեւ թշնամի հայրենի օրինաց, Աւխտաւոր Հրեայ իրիստոնէից համար, որոց ուստին ժամանակն աւարտած է, Պօղոս ըրաւ նորից ծափը, և ուխտաւոր որոց չեւ մտաւ աաճարը սովորական պաշտօնը և մաքրութիւնը կատարել, Գործ. իլլ. 20-26: Նաև Գործոց Ժ. գլխոյն 18 համարին մէջ կոյ ազօտ ակնարկութիւն մը ողջօրինակ ուխտի մը զոր ինքն Պօղոս կատարեց անձամբ կամ ճեռամբ Ակիւզասայ, հաւանականոպէս ի շորհհակալութիւն պատառթեան ի վտանգէ կամ երախտեց իրիք զոր ընդունած էր:

Ուզիգիթ գիրքը, այսինքն զիրք Կրեւլշն, ողջամանին, Ա. ու գիրքը կը յիշութ 8եւ. Ժ. 13, և Բ թագ Ա. 48, և թուր թէ էր ազգային, պատմական, պատերազմական և եղերական երգոց հաւաքածոյ, որ կար առ իտամիթիւ: Յօվինոպո կը յիշէ այսպիսի մատեան մը որ կար ի աաճարին, բայց ասոր գրոյ որոշ տեղեկութիւն մը չաւնինք: Այսու անուամբ զարդիս հրատարակեալ գըրեանք առասպեկական են:



ԱՐԱԴՅԱՐԱՅ ԿԱՄ ՏԱՑԻԿ ՈՒՂԾ

Ուզտ, գրաստ բեանարար, շատ հասարակ յարեւլո, ուր կը կոչուի նաւ ցամաքի, և բեռնակիր անսպատի, և վեց կամ եօթն ոսք բարձր, և զօրաւոր յշիմ, տակուն և տանող աշխատութեան: Թա-

թուներուն տակն է ձիգ և պինդ մաշկեայ, այնպէս որ կը քալէ թշլ աւտզզյ վրայ առանց իրելու, նաև ամէն տեսուն գետնի վրայ կ'երթայ անարգէ: Արարացի ուղտը, որ մանաւանդ կը յիշուի ի Սուրբ Գիրք, մի միջն սապատ ունի ոզն վրայ, մինչ Բակորիացի ուղտը որ կը գրանուի կերպունական Ասիմ ունի երկու: Եթէ լաւ կերակրուի ուղտը, սապատները կը սոնքանան զիրութեամբ, բայց յետոյ կը սկսին տակա հիւծի յանուազութեան և յաշխատութեան, և պրապէս կը լիուն կերակրոյ պակասութիւնը: Տանիկ ուղտն է ուղտու մէկ տեսակը թէեծե և արագ, պյուսաշի տարրերի հասարակ ուղտեն, Երեմ. Բ. 23: Սատամոքսին մէջ ունի ուղտը տեսակ մը քսակ խորշ խորշ ուր առատ ջուր կրնայ պահէլ: Այս քսակին մէջ մթերուած ջուրը կը բաւէ անոր շատ օր անապատին մէջ ճամփորդութեան տաենք: Ուղտու ճամանակ են խոլորտոյն տերեքք, սուպ, և փուշ զոր քան զիտավուկ իրան աւելի ախորժելով կ'ուուէ ուղտը, և օրերով կը շատահայ այնու Բայց ընդհանրապէս ճամփորդութեան տաեն իրը հարիւր յիսուն արամ արմաւ, բակրա կամ գարի բաւական է անոր քսան և չորս ժամ: Ուղտը ծնկան վրայ գալով կ'առնու իւր բեւը որ 150 էն մինչեւ 350 կամ 400 քաշ կրնայ ըլլաւ: Ուղտը կը գոչէ բարձրացնայ, երբ կը ցանու կամ կր նեղապարի: Շաստ անգամ յամառ և ապօւշէ, երբեմն նաև կատաղի: Կողուունք (ուղտու ձագեր) այնպէս գանդաղ, և տղեղ են ինչպէս ծերագոյները: Միջին հաշուով ուղտ մը կրնայ ճամփը երկու երկու և մէկ երրոդ մղոն երթալ, և կ'երթայ ծանրաքայլ քինացեալ հետութեամբ ճամփուն անխոնջ, և այնպէս լուրջ է երեկոյն ինչպէս առաւետուն Ուրիշ որեկցէ անասուն չի կրնար տանել ուղտին իիստ և անդոււլ աշխատութիւնը, և ոյ անոր պէս կրնայ յաւելի իստութեան, չորտքեկ երակրոյ և անսուազութեան: Արարացի յիրաւի կ'ըսեն ուղտուն համար թէ, Յորայ անասունը յիշատակ է Աստուծոյ ողորմութեանը:

Այս օգատակար անասունը ստեղ դործածուած է յարեկիս ի վազուց հետէ : Վաճառականք այն տօթա գին երկիրներուն մէջ ուղաներով միայն կարող եղած են տանել տեղէ տեղ պյուկոյլ երկիրներու բերրը, և յանձնանաթ ժամանակաց հետէ կարաւանիք ուղտիւք կանցնին տարուէ տարի գրեթէ անկիտ անառատաներէ, Մննդ . Լի 25 : Մարդու մը ուղտուուն թիւը կը ցուցնէր անոր հարրատութիւնը . Յոր ուներ 3,000 ուղար, և Մադիանացոց ուղտուն էին իրեւ զաւազ ծովու, Դատ . Լի 12 Ա. Մընաց . Ե. 21 Յոր . Ա. 3 : Ռեկրեատ է կաւ առ խառհակ հնեեալ յուղտ, Մննդ Իի 64 : Թագուհին Սարսոյ ըերաւաւ ուղտուր Սողոմնի, և Ազայէլ եղիսէի, բնանաւորեալ ընտիր ընծաներսիք, Գթագ . Բ. 9 : ոյս ուղտերն էին նաև վարժ կատարազմ, Ա. Թագ . Լ. 17 : Ուզան առ Հրեայս էր անմարուր անասուն, Ղեա . ԺԱ. 4 : ըայց և այնպէս անոր կաթը եղած է միշտ առ Արարացիս կարեոր մասն պարէնի, և շատ կը գովուի իրեւ զովացուցիչ և առ ողջարար ըմպէիր . Արդարի չիայ անասուն այնպէս օգտակար Արարացոց, թէ ի կնդանութեան և թէ՝ յատ մահուան : Ուզուու սահէ կը շնուրին օթոցք (գորգ), վասնի ծածկոց, և մեծ ամեծ քուրձեր ցորենոյ . Մոյթէն կը շնուրին մեծամեծ տիկիք ջրյ և մախադ, նաև օգ սարից, շատան և փոկ : Ուզուու աղ . բ չործալով յարեւու, կը լուս վառելի :

Ուզուու մոզէ կամ ստեէ արեկեւ . Եսայք կը զործեն կերպու, երբեմն շատ ազնի և փափուկ, բայց ընդհանուպէս խոչը և ի ի ի ստո հսկուաց և ուղտապահաց և իրեւ ծածկոց վրանի Ցովհաննէս Մկրտիչ սաներ հանդերձ ուզուու սահէ, և աչ փափուկ հանդերձ . Ա. Մատթ . ԺԱ. 8 Ա. Ժ. սու աէրփեշք կը հագնին հանդերձ պյու նրիթէն, և դ Թագուաւորաց Ա. 8 համուրը զայս կը թոււ նշանակելի :

Մատթէսոփ ԺԹ. 24 Խօսքը, “Դիւրին է որ ուզուու տակդին ծակէն անցնի . էր առակ որ կը ցուցնէր անհնարութիւն, նոյն խօսքը կայ նաև

Ղուրանին մէջ . Առար նման է նաև Թալմուտին խօսքը “Փդի ընդ ծակ առզան անցնանէլ .” Տես և Մատթ . ԻԳ. 24 համարին առակը, որ կը ցուցնէ Փարիսեցոց կեղծաւորութիւնը որբ սպազ էին գինին զարզոց է անցունել :

Ուսի, շատ հասարակ ծառ որ կամքի ջրուա տեղեր, Յոր . Խ. 22. Ես . Խ. 4 : ձիթ ենւոյ տերեներուն նման տերեներով : Աստուած հրամայեց Հրեւից առանուլ գեղեցկաղոյն ծառերու ոստեր, մահաւանդ ջրասուն ուռւոյ, և կրել զանոնք ի ձեռս Տէրոդը առջեւ ի նշան ուրախութեան տաղաւահարաց տօնին, Ղեա . ԻԳ. 40 : “Ղացող ուռին .” որ կը յիշուի Հրեւից զերութեան սղ զյ պատճառաւ, Մազմ . Ձ. Է. 2 . կը բուսներ բուն Բարեկին, ուստի և առած է Բարելունան ուռին անունը : “Ուռախներուն ձորը . այսինքն հեղեղացի, Ես . ԺԵ. 7 . Մովարու հարաւոյին սահմանին վրայ, կը թափի Մեռեալ ծովուն հարաւոյին արելեան ծայրը :

Ուտել: Հրեայք պղեւալ կը համարէին զինքեանս սեզանակից լինելով այլակրնից և կամ բատ օրինաց անուորը կամ մահարդ համարուած մարդոց, որպիսի էին Սամարացիք . Յագ . Ի. 9 : մաքուաւորք, Մատթ . Թ. 11, կամ հեթանոսք, Գործ . Ժ. 28 . Գաղ . Բ. 12 : ի միասին ուտել կը համարուէր նշան փատհութեան առ միմւանս և բարեկամութեան, գրաւական ընտելութեան և սիրոյ ի մէջ բնանանաց, և կը յուսացուէր թէ մանկունք զերդ աստանին պիտի պահէին միշտ նոյն սէրք և ընտառութիւնը : Հիւրասիրութեան օրէնքը նուրական կը համարուէր, և այսոր Արարացոց մէջ փախտական մը յագահովի է, եթէ կրնայ ապաստանել մշնամույն անգամ վրանին առակ . Դրժել հիւրասիրութեան էր ոճիր մէծ, Արզմ . ԽԱ. 9 :

Գիրք մը “ուտելի” է պահէլ անոր պատուէրներ, խոստումները և ոդին, Երեմ . ԺԵ. 16 . Եզեկ . Գ. 1 . Յայտ . Ժ. 9 : Ալյասէս ուտել Քրիստոսի մարմինը և ընդել զարինը, և ընդունել զան իրեւ Փրկիչ, և կենդանի հաւատազ իրը թէ լցուած ըլլալ

համար իւր հակառակորդները որ կը բամբառէին զնու իրեւ թշնամի հայրենի օրինաց : Աւխտաւոր ջրեալ քրիստոնէից համար, որոց ուխտին ժամանակն աւարտած էր, Պօղոս ըրաւուիրաց ծափքը, և ուխտաւուաց չեն մտաւ տաճարը սպասական պաշտօնը և մաքրութիւնը կատարել, Դործ. իլ. 20-26: Նաև Գործոց Ժ. գլխոյն 18 համարին մէջ կոյ ազօտ ակիարկութիւն մը սղինօրինակ ուխտի մը զոր ինչն Պօղոս կատարեց անձամբ կամ ձեռամբ Ակիւզսասյ, հաւանականապէս ի շնորհակալութիւն ազատութեան ի վտանգէ կամ երախտեց իրէք զոր ընդունած էր :

Ուղիղն գիրքը, այսինքն զիրե երեւլցին, ողջամբին : Այս գիրքը կը յիշուի Յես. Ժ. 13, և Բ Թատ. Ա. 18, և թուի թէ՛ էր ազգային, պատմական, պատերազմական և եզրական, աստիճան հրգաց հաւաքածոյ, որ կար առաջաթիւ : Յովիսպոս կը յիշէ պիտի մատեան մը որ կար ի տաճարին, բայց ասոր վրայ որոշ տեղեկութիւն մը չունինք : Այսու անուամբ զարդիս Հրատարակեալ գըրեանք առապելական են :



ԱՐԱԳՅԱԹԱՅ ԿԱՄ ՏԱՃԻԿ ՈՒՂԾ

Ուղու, գրաստ բեռնաբարձ, շատ հասարակ յարեւէլո, ուր կը կոչուի նուա ցամաքի, և սեռնակիր անսպասի : Է վեց կամ եօթն ոսք բարձր, և զօրաւոր յոյժ, տոկուն և անսող աշխատութեան :

410

թուներուն տակն է ձիգ և պինդ մաշկեայ, այնպէս որ կը քայէ թշլաւուզոյ վրայ առանց իրելու, նաև ամէն տեսակ գետնի վրայ կ'երթայ անարդել : Արտացի ուղոր, որ մահաւանդ կը յիշուի ի Սուրբ Գիրս, մի միւյն սապատ ունի սղին վրայ, մինչ նակարիացի ուղոր որ կը բառնուի կեդրոնական Ասիս՝ ունի երկու : Խօմ է լաւ կերտակուի ուղոր, սապատները կը տնյաման գիրութեամբ, բայց յետոյ կը սկսին տակու հիւծի յանուաղութեան և յաշխատութեան, և պյուպէս կը յնուն կերակրոյ պակառնթիւնը : Տաճիկ ուղուն է ուղտու մէկ տեսակը թեթև և արագ, այլուած չի տարբ երիւ հասարակ սղամին, Երեմ. Ժ. 23: Ստամբուլու մէջ ունի ուղոր տեսակ մը քսակ խորշ խորշ ուր առատ ջուր կինայ պահէն : այս քսակին մէջ մթերուտծ ջուրը կը բաւէ անոր շատ օր անապատին մէջ ճամբորդութեան տաենք : Ուղու ճարակն են խոշորագյն տերեւք, սոսք, և փուշ զոր քսակ զփափուկ խոտն աւելի ամերժելով կ'ուտէ ուղոր, և օրերով կը շատանոյ այսու բայց ընդհանրապէս ճամբորդութեան տաեն իւր հարիւր յիսուն տրամ արմաւ, բակլա կամ գարի բաւական է անոր քսան և չորս ժամ : Ուղոր ծնկան վրայ գայով կ'առնու իւր բեռը որ 150 էն մինչև 350 կամ 400 քաշ կրնայ բլաւ : Ուղոր կը գոչէ բարձրածայն, երբ կը ցանու կամ կը նեղացրուի : Հաստ անգամ յամաւ, և ապուշ է, երրկմն նաև կատաղի : Կողաւունք (ուղտու ձագեր) այնպէս գանդաղ և տղեղ են ինչպէս ծերագոյնները : Միջին հաշուով ուղու մը կրնայ ժամը երկու և մէկ երրորդ մզոն երթալ, և կ'երթայ ծանրաքայլ քինացիւ իխտաւ և անգուլ աշխատութեամբ ժամերով անխոնջ, և պյուպէս լուրջ է երեկոյին ինչպէս առաւատուն Ուրիշ որեւից անասուն չի կրնար ասնել ուղտինի իխտաւ և անգուլ աշխատութեամբ, և ոչ անոր պէս կրնայ ժուժել խստութեան, չորաբեկ կերակրոյ և անսուաղութեան : Արարացիր, իերաւի կ'ըսն ուղտուն համար թէ, Յորայ անասունը յիշատակ է Աստուծոյ ողորման թեամբ :

Այս օգտակար անասունը ստեղ դպրծածուտծ է յարելիք ի գողուց հետէ : Վաճառականք ոյն առթար գին երկիրներուն մէջ ուղղակրով մի- ոյն կարող եղած են տանել տեղէ տեղ այլինչոյն երկիրներու բերքը, և յանձնաօթ ժամանակաց հետէ կա- րաւանք ուղղակր կ'անցնին տարուէ տարի գրեթէ անկոխ անապատներէ, Խննդ . Լի 25 : Մարդու մը ուղղե- րուն թիւը կը ցուցնէր անոր հարզ- տառիւնը : Յոր անեւ 3,000 ուղար, և Մազիանացւոց ուղղերն էին իրրե զաւազ ծովով, Դատ . Լ. 12 Ա. Սը- նաց . Ե. 21 Յոր . Ա. 3 : Ռեքեկա ե- կաւ առ Խոտհակ հնձեալ յուղտ, Խննդ . Իդ . 64 : Թագուհին Սարսյ ըե- րաւ ուղղեր Սողոմնի, և Ազակէլ եղիսէի, բեռնաւորեալ ընաիր ըն- ծաներով, Գթագ . Ծ. 9 . այս ուղ- տերն էին նաև վարժի պատերազմ, Ո. Թագ . Լ. 17 . Ուղտն առ Հրեայս- էր անմարուր անասուն, Ղետ . ԺԱ. 4 . բայց և այնպէս անոր կաթը եղած է միշտ առ Արբարացին կարեն մասն զարւնի, և շատ կը գոփուի իրրե զովացուցիչ և առ ողջարար ըմպելի . Արդարե չկայ անասուն այնպէս օգ- տակար Արբարացւոց, թէ ի կենդա- նութեան և թէ՝ յետ մահուան : Ուղտու սակէ կը շնուրու ուղաց (գորգ), վրանի ծածկոց, և մեծամեծ քուրդեր ցորենոյ : Մոլթէն կը շնու- րին մեծամեծ տիկը ջրոյ և մախադ, նաև ոդ ոտից, չուան և փոկ : Ուղտու ազ. բ չորնարով յարեւ, կ'ըլլայ վառ եի :

Ուղտու մտգէ կամ սուկէ արեկել- ենչք կը գործն են կերպաս, երրենն շատ ազիւն և փափուկ, բոյց ընդ- հանրապէս խորը և խիստ, ի պէտու հսկուաց և ուղտապահաց և իրրե ծածկոց վրանի Ցովհաննէս Մկրտիչ սւներ հանդերձ ուղտու սուկէ, և ոչ փափուկ հանդերձ . Մատթ . ԺԱ. 8 . Ա. Ժ. ու տէրզէք կը հագ- ին հանդերձ ոյս նիթէն, և Դ. Թագաւորաց Ա. 8 համարը զայս կը թափի նշանակել :

Մատթէնսի ԺԹ. 25 խօսքը, “Դիւ- րին է որ ուղտու տաեզին ծակէն անց- նի . Եր տաւկ որ կը ցուցնէր ան- հնարութիւն, նոյն խօսքը կոյ նաև

Ղուրանին մէջ, Ասոր նման է նաև Բամկուտին խօսքը “Փղի ընդ ծակ ազգան անցանել .” Տես և Մատթ . Իդ . 24 համբարին առակը, որ կը ցուցնէ Փարիսեցւոց կեղծաւորու- թիւնը որբ սովոր էին գինին պարզո- ցէ անցունել .”

Ուտի, շատ հասարակ ծառ որ կ'ամփ ջրու տեղեր, Յոր . Թ. 22 Խս . Խի 4, ձիթ էնւոյ տերեներուն նման տերեներով, Աստուած հրամայեց Հրեկից առնուու գեղեցկաց յն ծառե- րու սուսեր, մանաւանդ ջրառուն ու- ոյ, և կրել զանոնք ի ձեռու Տէրո՞ը առնջ ի նշան ուրախութեան տաղա- ւարահարաց տօնին, Ղետ . Իդ . 40 : “Լացող ուռին .” որ կը յիշուի Հրե- կից զերութեան սղոյն պատճառաւ, Սաղմ . ՃԱ. Ե. 2, կը բունէր բուն Բարեկին, սւստի և տառած է Բարե- լոնեան ուռին անունը : “Ուռիներուն ձորը, այսինքն հեղեղապահ, Ես . ԺԵ. 7, Մովլարու հարաւոյին սահմանին վրայ, կը թափի Մեռեալ ծովուն հարաւոյին արեկելան ծոյըր :

Ուտել: Հրեկայք զղծեալ կը հա- մարէին զինքեանս սեղունակից լինե- լով այլակրօնից և կամ ըստ օրինաց անուուրը կամ անարդ համարուած մարդոց, որպիսի էին Սամարացիք : Յահէ . Դ. 9 . մաշսաւորք, Մատթ . Թ. 11, կամ հեթ անոսք, Գործ . Ժ. 28 . Գաղ . Բ. 12 : ի միասին ուսել կը համարուէր նշան փատհութեան առ միմնան և բարեկամութեան, զրաւական ընտերւթեան և սիրոյ ի մէջ ընտանեաց, և կը յաւսացուէր թէ մանկունք զերդ աստանին պիտի պահէին միշտ նոյն ուէրը և ընտանու- թիւնը : Հիւրասիրութեան օրէնքը նուրբական կը համարուէր, և այսոր Արբարացւոց մէջ փախստական մը յաղահովի ե, եթէ կրնայ ապաս- տանել թշնամնոյն անգամ վրանին տակ, Դիրէն հիւրասիրութեան էր ոնիր մեծ, Սաղմ . ԽԱ. 9 :

Գիրք մը “ուտել” է պահէլ անոր պաստուէրները, խստումենը և ոդին, Երեմ . ԺԵ. 16 . Եզեկ . Գ. 1 . Քայտ . Ժ. 9 . Այսպէս ուտել Գրիստոսի մարմինը և ըմբել զարինը, ի ըն- դունել զառ իրրե Փրկիչ, և կենդա- նի հաւատազ կիր թէ լցուած ըլլալ

անոր ճշմարտութեամբը, անոր չոդ-
ւովը և անոր երկնաւար կենզը,
Յովհ. Զ. 32-58.

Ուշւաց եւծուս։ Հրեայք ի հումա-
նաշու ժամանակ կը նոսէրին, Մանդ.
ԽԳ. 33. Ա Թագ. թ. 22. ի. 25.

Սաղմ. Ճի՛լ. 3. բոյց յետոյ ընկա-
լան սեղանին կամ բազմականին վրայ
ընկողմելու սովորութիւնը, ըստ ո-
րինակի Պարսից, Քաղդեացւոց, Հը-
ռավմայեցւոց և պյլց, Ամսվ. Զ.
4: Հոռ գրուած պատկերը, որ կը



ցուցնե Հռովմայեցւոց երկը բազմո-
ցով սեղանը, կրնայ լուսաւարել շատ
կէտեր որ մութ են այժմու ընթեր-
ցողաց Սուրբ Գրոց, ինչպէս կը տես-
նուի, երկը ցած սեղաններ պյնպէս
դրուած են որ կը կազմեն քառա-
կուույ մը երկը կոզմերը, միջոցը
զարադ ուր սպասուարը կրնան մրտ-
նել, Այս սեղաններուն բոյսութիւնը
ոչ թէ ամսուններ շարսւած են, այլ
կան բազմոցք կամ գոհայք ծայրէ
ի ծայր, պատառաւակիր յօրինեալ,
շատ անգամ նուե գեղեցիկ զարդար-
եալ, Եսթ. Ա. 6. Ի. 4, 8, կոչնա-
կանք կը հակին գլխով սեղանին վրայ
ձախ արմկամք բազմոցին վրայ յեց,
ուտուի և իրենց աջը մտնաւանդ կը
գործածեն կերտակուրին տանելու, կը
տեսնուի նուե որ բազմոցին վրայ
հակեալ անձին ստուընները կը մտնան.
Երկնցած բազմոցէն գուրու, պյնպէս
որ բազմելցին ստուընները մտնաւանդ
քան սրիշ մասերը մտ են սեղանին

442

ետեր կողմէն անցնազին, Ղուկ. Է.
36-50. Յովհ. ԺԲ. 3:

Սեղանի վրայ պյս հակեալ նոտելը
դիւրացւոց մեր Փրկչին լուսնալ ա-
շակերտաց ստուըններն ի վերջին ընթ-
րիս, Յովհ. ԺԴ. 5-12, և իր փաթ-
թօւած զննակովը որբել, Այսպէս
ի սեղան բազմելէն կը մեկնաւի հանե-
Յովհաննու դիրբը, որ նոյն ընթրեաց
առեն բազմած ըլլալով Յիսուսի
քով, երբ երկնցուց գլուխը գեղ ի
Փրկին, թուեցաւ ինկած անոր լոն-
ցաց վրայ, Յովհ. ԺԳ. 23, 25:

Զենք գիտեր սոկայն թէ սեղան
բազմելու պյս սովորութիւնը երբ
մուծաւ փոխանակ ցարդ տիրող հին
արեւելեան սովորութեան ի Պազեն-
տին և այլ մօտակայ տեղեր, և որ-
շափ երկար սեաց : Հրեկց նախկին
սեղանն եր մեծ կտոր մը բարորակ
կաշի կամ օթոց զոր գետինը կը տա-
րածէին, և ընթանիքը կը նոսէր ա-
նոր բոլորակը գետինը, կամ տիմբի

և կամ օթոցին վրայ։ Երբեմ բռն
սեղանին տակը կը դրսէք պատուան-
դան, գետնէն սակաւ ինչ բարձր։

Հցեսոյք ընդհանրապէս օրը երկիցս
կը բազմէին ի սեղան, ի միջօրէի ի
ճաշ, և երեկոյին յընթրիս, Պուկ։
ԺԴ. 12. Յովհ. Խլ. 12։ Ճաշն էր ընդ-
հանրապէս թեթև, այսինքն կախ,
պանիր, հաց կամ միրգ, և կուտ-
ուէք յառաջ քան զմիջօրէն կանուի
առաւոտուն կամ տակու ինչ յե-
տոյ։ Հրեկց նախկին պատմութեան
մէջ բռն կերտկուը կուտուէք կէս
օրուան մօտ, Ծննդ. ԽԳ. 25. Գ.
Թագ. Ի. 16. Եթե ժամանակաց,
մանաւանդ ի ինջոյ, սովորութիւն
էր ճաշել յետ տօմթամուն, և
այս էր ընթրէք։ Հրեսոյք սովոր էին
լուացալ ձեռն յառաջ քան զմա-
շնէն և ընթրել, սովորութիւն մէ որ
հարկաւոր էր անոնց ուտելու եղա-
նակին նայելով, բայց Փարիսեցիք կը
համարէին ձեռաց լուացումն իրեն
նյան բարեպաշտութեան, Մարկ. Ե.
2, 3. Պուկ. ԺԴ. 38։ Բարեգաշտ
Հրեսոյք, ոչ միայն նուիրական տո-
ներու ինջոյ, այլև իրենց հանա-
պազրոդ ընանակնեան ճաշը զայելուը
առեն կը մանջնոցին դժուկին առե-
նայն բարեաց, և կը մաղթէին անոր
օրհնութիւնն իրենց կերտկոյն վրայ,
Ա. Թագ. Թ. 13. Մատթ. ԺԴ. 19.
ԺԵ. 36. ԽԶ. 26. Պուկ. Թ. 16. Յովհ.
Զ. 14. Ա. Տիմ. Գ. 3։ Լային ընանիք
որ կ'ըսէին քանինը բերորդ Սաղ-
մանն, երբ կը բազմէին ի սեղան կե-
րակուըընէին միս, ծովէ կամ հաւ,
կոզդ, մերգ, հաց և միրգ, Տես Կե-
րակուը։ Միսն ընդհանրապէս մանր
մանր յօշելով կ'եփէին կամ կը խա-
շէին, և մեծ սկաւառաւէի մէջ հա-
լուծ կոգլով, բանջարով, այլովքն
հանգերձ, կը բերէին ի սեղան։ Դա-
նակ, պատառաքազ և գրգալ, իրրե
կազմածք սեղանոյ, չէին ծանօթ առ-
Հրեսոյք, սԱԼ կերակուըն աջ ձե-
ռաւոր կը առուէք բերանը, Առակ.
ԺԹ. 2։ Ի իրաքանչիւր ոք կ'սկանուր
կերակուըն սկաւառաքէն մատուցն-
ով և կամ հացի պատառով։ Հա-
տեր գրեթէ ի միասին կը միէին ձե-
ռար ի սկաւառաւէն, Յովհ. ԺԳ. 26.
Գրեդաստանին գլխաւորը սովոր էր



ԱՅԸՄՄՈՒ ԱԱՈՐԻՔ Ի ԱԱԾ
կրկին բաժին դրկել կամ տալ կե-
րակին հիւրերուն իրրե ի պատիւ,
և այլեայլ տեսակ կերակուր հանել,
Ծննդ. ԽԳ. 34. Ա. Թագ. Ա. 5. Թ. 22-24. և շատ անգամ կ'ընտրէք աղ-
նուագոյն պատառները և կը մատու-
ցանէր հիւրին իւր իսկ ձեռամբ։
Տես Հոռովթ. Բ. 14, և Յովհ. ԺԳ.
26։ Տակաւին սովորութիւն է այս
յորբելս, Եթե ծառոյն գարձեալ կը
լուային ձեռաք, Դ. Թագ. Գ. 11. Տես
Խնջոյք, լուացում։

Ուր, երկիր թարայի, և տեղի
ձննութեան Արրահամու, Ծննդ. ԺԱ. 28, 31. ԺԵ. 7։ Ծնդհանրապէս կը
կոչուի, “Քաղգէացւոց Ուր”, “Նէմմ”
Թ. 7. և էր, ինչպէս ոմանք կը
կարծեն, Միջագետաց, յարեւմնեան
հիւսիսային մասին։ Ուռհա քաղա-
քը, ուր Հրեսոյք կ'երթան յուխտ,
իրը Արրահամու ձննութեան տեղը, է
քաղաք ծաղկեալ 30,000 բնակչօք,
եօթանասուն և ութ մղն յարե-
մուից հարաւոյ Տիգրանակերտի։
Սակայն շատերը կը գնեն զիւր ի Սառ-
ըին Քաղգէա, այն ընդարձակ աւե-
րակաց մօտ որ կը կոչուին Վարքա,
31⁰ 19⁰ Հիւսիսային լոյնութեան, և
45⁰ 40⁰ յարեւելեան երկայնութեան։
Ուրիս, հուր Տերու, 4. Գետացի
ոնն ի բանակին Դաւթիւ, Խանաւառ
քաջութեամբ։ Ուրիսոյի կինը Յեր-
ասրէ ազատելու համար քարկոծմա-
նէ ի պատճառս շնութեան, և առ-
նելու համար զնա կին, Դաւթիւ հրա-

մայյեց դնելի ի վտանգի մահաւան զՈւ-
րիս, թ: Թատ. ԺԱ. ԺԲ. 9. ԽԳ. 39. Գ.
Թատ. ԺԵ. 5:

2 Բահանայապետ առ Արքազու :
Եսայի կը կոչէ զնա հաւատարիմ
Գևայ, Ես. Ը. 2. բայց սխալցաւ,
շինելով և գործածելով ի ինդրայ
թագաւորին սեղան մը աննման պատ-
ուիրուածին յօրէնս, Ել. Ի. 1-8.
Ը. 1-7. Դ թագ. ժ. 9. 9-12.

3. Հաւաաարիմ՝ մարգարէ ի կա-
րիքամթարիմէ Յուղ պյի Ուրիա հաս-
տատեց Երեմիայի մարգարէ ութիւնը
Յուղայի վրայ, և փախչելով Եզիդ-
առու թագառորին կատաղոթի ենէն
պրծելու համոր, և ետ զրկուելով
Փարաւուն Նեքաւովէ սպանուեցաւ
անզգամարտը և թաղուեցաւ անար-
գապէս, Երեմ. իջ. 20-23. Տես և
Դ. Թագ. իջ. 4.

Ուրիմ և Թօւմիմ, լցո և հար-
թիւն-նեւ, կամ լիս և ծշմարտու-
թիւն աստուածուսա սահմանեալ
եղանակ պատգամ հարցնելու Աս-
տուծոյ, և այսպէս կոչուած է թե.
թե Ուրիմ և Թօւմիմն արուած
յայտնութեանց ծշմարտութիւնը ցու-
ցնելու, կ'երեկի թէ, թէկաւ ոչ
ասուգիւ, ծանօթ էր այս Հրէից յա-
ռաջ իսկ քան առաջին անգամն որ
կը յիշուի ի Սուրբ Գիրո, իլ. 11. 11.
30. Ուրիմ և Թօւմիմն սնէր յա-
րաւ, երութիւն քահանայապետին վա-
կասին կամ լանջապահնեկին հետ,
Դես. թ. 8, և թէրեւ պարտ է հաս-
կնայ թէ ուր եփուած կար, չո՞ն կար
նաև Ուրիմ և Թօւմիմ, իրր եփու-
տին զրայ կախուած. Թու. թէ 21.
Ա. Թագ. իդ. 9, 11. և Թագ. թ. 1. Ա.
Ուրիմ և Թօւմիմի զրայ խօսուած է
նաև սու տեղեր, թ Օր. ԼԳ. 8. Ա.
Թագ. իլ. 6. և վերջին անգամն առ-
ելլուսայ, թ. 63, և առ նէեմեայ,
ի. 65 Ումանք կը կարծեն թէ Ուրիմ
և Թօւմիմն եին քահանայապետին
վակասին պատուական քարերը, որ
կը ծանուցանեին Աստուծոյ կամքն
արքարայ կարգի փայլմամբ: Տես իլ.
թ. 8-11. Դ. առ. թ. 8 Ա. Ալլը կ'ուրեն
թէ եին Բյանութիւն և ծշմարտու-
թիւն յատերը, երկու պատուական
քարերը, կամ ոսկեցէն տափառակի
մը զրայ ցրուած: Արդարէ պէսպէս

են կարծիք այս նիւթին վրայ , և
Մովսէս Ռըմ և Թումիմի վրայ եր-
ւեք չի խօսիր յատակ կերպով . երբ
Ռըմ և Թումիմ պիտի գործած-
ուեր Աստուծմէ պատգամ Հարցու-
նելու , և թէ իրաւադէմ էր անզը ,
քահանայապետը կը հաջուկ իւր բզ-
գեստները , և կ'երթար Սուրբ տեղը ,
կը գենար գորագուրին առջև որ
Սուրբ տեղը կը բաժնէր Արքունի հանց
Արքունի թենէն . յետոյ դարձունելով
երեսը դէպ ի տապահուին և քառու-
թինը , յորոյ վերոյ կը հանջէր
Աստուծոյ ներկայութիւնը , կը հար-
ցունէր ինչ բանի վրայ որ կը բազ-
մար առնուլ "լոյս" և ճշմարտու-
թիւն , "Տես լանգապահակ :

Ավագ, երկիր որ կը բրեւս սպի, 1
Լրեմ. Ժ. 9. Դան Ժ. 5. Երայի-
ցերենք մէկ զրով միայն կը տարբերի
Ուիրեւ, և կը կածուի թէ միենայն
Երկրու Կը հշանակէ
Զերու առաջ առաջ եւ

իլլապար, թաղ յիշրուտազգս քրց
ի տաճարն, ուստի և էր բնակու-
թիւն Նախառյայի մեջնու, Նեեմ. Գ.
26, 27. դլ. 21. կը թաւի լինել որ-
մազ պատաժ, և ամբոցեալ աշտա-
րտկաւ, և Մնաց. ԽԵ. 3. ԼԳ. 14,
և էր կարծուի թէ Միլիայ ՚ 8 հա-
մարին Երրայեցերն ընազրին Ուազ-
րառ որ ըլուր թարգմանուած է
կը նշանեկէ այս թազը: Գրիթէ ա-
ռանց երկարութեան և թէ Ուազ
անունը կը տրուէր Մորիա յերան րո-
տարին ողին կամ զատվագոյրին, ի հա-
րուսոյ մզկիթին տեղւյն: Է Հարիւր
քան կանգուն լայն, և կը ձգուի եօ-
թը Հարիւր կանգուն դէսի Հարաւ, և
կ'աւարտի ի գահաւանող, քառասուն
կամ յիսոն ոսք լարձ, ի փերց
աւազանի կամ ազրին Սելիգումոյ: Ախոն լեռն է կը բաժնուի յարկ մարից
Տիւրոցեան կառաւած Հսփուր, և զար-
դին է պարտէզ ձիթենեաց, թվին-
կա և առ պատառու ծառոց:

Ոփիր. | մին յորդւաց Յոկտանայ
որ բնակեցաւ ի հարաւային Արտ-
ակա. Եղիսա. Ժ. 26-29:

2. Երկիր ուր Կ'երթային առևտուց
Համար Ալղամաննի հաւերը, և որ եր-
կար Ժամանակ Համիւաւասր եղաւ-
ի պատճառս անխոռն և առաստ ոսկ-
չակն, Յոր իր 21. իր. 16. "Ուղի-

Ոփիրպյու կը հշանակէր առակաւ աղ-
նուադոյն սովին, Սալմ. ԽԵ. 9. Ես-
ժԳ. 12. Ոփիրի զբայ տեղեկութիւն
տուող աեզիք են ի Սուրբ Գիրս, Գ
Թագ. թ. 26-28. Ժ. 11, 22. ԽԲ. 49,
նոցին պատասխանող համարներսվ
ի Մշացորդս, Բ Մշաց. Ը. 18. Թ.
10, 21. Լ. 36, 37. ուստի կը տեսնուի
թէ “Թարսոսի նաւք, կոչուած նա-
ւերը կ'երթին նուի Ոփիր, թէ՝ պյո
նաւք կը չուեին ի Դամին-Դաբրէ,
որ էր Խուահանգիռու կարմիր ծո-
վուն, թէ՝ Խրապանչիւր նաւարիս-
թիւն կը տեսէր երկը տարի, թէ՝ նա-
ւերը կը դառնային ակազձեալ սոկ-
ազ, սիրամարդպէք, կապօք, հա-
մեմիւք, փղսկերը, ալկում կամ
անատշ կոչուած փայտիւ և ոսկին-
զիւ. Այս տեղեկութիւններէն մեկ-
նիք կը ջանան որոշել Ոփիր տեղէ,
բարձրէ նոցա չեն միարան.
Յսվեկոս զիփիր կը համարի Մա-
լբքան կզզին. Այլք կը համարին
Սովոլա, ի հարաւային Արքիկէ, ուր
կը դանասի հանք սովոյ և արծաթոյ,
և կը թւսի թէ յառաջ ժամանակաւ
կը գործուէին յաճախ. Այլք կը հա-
մարին զիփիր ի հարաւակոզման Ա-
րքորիչ:

Ոփմի և Փենենես, չար և մեզա-
պարս որդիք քահանայապետին չեղ-
եսոյ. Զարաշար և ոտեղ զեղծան ի-
րենց կացութեան և նուիրական
ուստանին աղեցութեամբ. Ադա-
հաթիւն, բռնութիւն, ամբարիշտ
շուպպութիւն, ինչպէս նաև անոսո-
առնիքիւն նոցա իրենց հօրը տեսար
իրատներսւն, պատճառ եղան որ
չեղեայ գերգաստանն ինկաս երեսէ
և կարծուեցաւ: Տապանակը զօր ատ-
րած էին բանակը հակառակ ատ-
ռածպիին հրամանին որ կ'արգելէր
առնուեցաւ Փզշտացիներէն, և իրենք
սպանուեցան ի հուօփին, Ա. Թագ. Բ-
Դ. Տես Հեղի. Աստուծոյ տապա-
նակը կը պաշտպանէ զայնորիկ միայն
որ կը սիրեն զիս և կը հնազանդին
նման: Մարդիկ սովոր են միշտ օդ-
նութիւն նունկալիւ, իրծիք, միջ
անոնց սիրար և վարքն սւզիդ չէ
Աստուծոյ հետ, և անոնց որ չեղեայ
որդւոց պէս կը մեղանչեն, անսնց
պէս պիտի կարուալ:

Ոքազիա, 1. որդի և յաջորդ Ա-
քատրու, արքոյի Խորսյելի, Գ Թագ.
ԽԲ. 40, 51. Գ Թագ. Ա. Ոքոզիա
թագաւորեց երկու տարի, առանձին
և հօրը հետ որ ընկեր ըրած էր զնա
տարի մը յառաջ քան զմահ իւր,
896 ին նախ քան զիք. : Ոքոզիա նը-
մանող եղաւ ամիարշտութեան Ա-
քայարու, և պաշտեց զբահազ և
զլստարա, որց պայտանը մուծուած
էր Խորսյելի մէջ ձեռամբ: Յեղարե-
լոյ մօր նորա: Ասոր Թագաւորու-
թեան ատենը Մովարացիք պաստամ-
բեցան: Յովասահատու հետ միարա-
նեցաւ առենորական գործի մը հա-
մար կարմիր ծովուն վրայ, ըսցց
գործը չյաջորդեցաւ ի պատիժ ամ-
բարշտութեան Աքազու: Խւր տանը
պայտամէն հնալոզ, առողջու-
թեան համար զրկեց պատամ հնր-
ցունել Փզշտաց. ոց տառաւածներէն
միոյն: Եղիս անոր մօտալուտ մահը
գուշակեց նախ Աքազու պատգա-
մաւորներուն, և ապա նմին իսկ Ա-
քազու, յետ սոյր երկու վայսը յիս-
նից սպառեցան երկնառապէ հրով:

2. Ոքոզիա, ուրիշ անուամբ Յո-
վագրազ կամ Ազարիս, արքայ Յու-
զայ: Մայ աջարդեց հօրը 885 ին
նախ քան զիք., Գ Թագ. Ը. 25. Բ
Մշաց. ԽԲ. 2: Քոսն և երկու տար-
ուան էր երր եղաւ դահը, և տարի
մը միայն Թագաւորեց Երուաղէմ:
Հետեցաւ Աքայարու տանը, ընդ
որում ինամացեալ էր իւր մարրը,
և գործեց չար: Սպանուեցաւ ձե-
ռամբ Յեղուայ, մինչդեռ Աքայարու
որդւոյն Յավամայ հետ էր:

Զ

Զաման, տաւնկ հման կամ
սամթի, որց ծաղիկը և սոսոր վրա-
նաձեւ են, և սերմերը կու տան զերմ
և կիս իւզ համեմային, ԽԵ. ԽԲ.
25-27. Քիսիստոս կը յանդիմանէ դր-
պիրներն ու Փարիսեցիները, որ ոյն-
պէս ճշջիւ կը տասանորդէին զանա-
սուու, զամամիթ և զչաման, բոյց կը
թաղումին բարիւ գործել և հնազան-
դել օրինաց Աստուծոյ, Մատթ.
ԽԳ. 23.

Չափ : Տես Հրեական կյուոց , չափուց և գրամոց ընդհանուր աղիւսակն ի վերջ բառարանիս . նաև չափուց վերաբերեալ մասնաւոր անուններ , ինչպէս Սիկդ , Տաղանդ , Արդու , Քոռ , Վոռ , պյուղքն հանդերձ :

Չորրորդապետ է , յաճուկ միարու , իշխան չորիր մասին ետքութեան , կամ գաւառափ . բայց նոր կտակարանին մէջ է ընդհանուր ափողոց իշխանաց որ կը վարէին թագաւորութեան կամ գտաւափ մը որէից մասը , և էին ընդ իշխանութեամբ Հառավայեցի կայսերաց միայն : Այսպէս Հերովդէս Մեծ և եղբայր նորագրուած էին ի սկզբան Անտառիսուտ չըրրորդապետ Հրեատանին : Ի մահուան իրում Հերսոգդէս Մեծ թաղուց իւր թագաւորութեան կէտն Արքեղայոսի , ազգապետի տիտղոսով , մինչ միւս կէսը բաժնուեցաւ ի մէջ երկու որդւոց Հերովդի , այն է Հերովդի Ագրիպայ և Փիլիպպոսի , չըրրորդապետի տիտղոսով : Տես Հերովդէս և Հերովդի , կը կոչուի չըրրորդապետ Արքիլինեցւոց երկրին , Պուկ . Գ. 4 : Հերովդէս Անթիոքոս ևս կը կոչուի չըրրորդապետ , Մատթ . Ժ. 1 . Պուկ . Գ. 19 . Թ. 7 . Գործ . Ժ. 4 . Որովհեան չորրորդապետի իշխանութիւնը նման էր թագաւորի իշխանութեան , նաև թագաւոր անունը կը տրուի Հերովդի , Մատթ . Ժ. 9 : Մարկ . Զ. 14 :

¶

Պարուրեա , Ես . Ժ. 11 . Երեմ . Խ. 4 , 15 . Եղեկ . Խ. 14 . Լ. 14 , մին յերից բաժնանմանց Եգիպտոսի , այն է Վերին կամ Հարաւային Եգիպտոս , զոր Եղեկիւլ կը համարի ուրոյն Եգիպտոսէ , և իրեւ նախաւոր բնակչութիւն Եգիպտոսցւոց , որպիսի էին արգարկ Եթովդիկան և Վերին Եգիպտոս : Նախիք բնակիչք Պաթուրէոփ կը կոչուէին Պաթուրէոփին , և էին սերուալ Եգիպտոսի Մեծութեանց Սահերեմոյ , Մնադ . Ժ. 14 . Տես Եցիպտոս :

Պալատ : Այսպէս կը կոչուի Աւետարաններուն մէջ առաջ ուր կը բնակէր Երուսաղեմի Հռովմայեցի

կառավարիչը , Մարկ . Ժ. 16 . Կառավարիչը հն կը նստէր իրբե դատաւոր , և հն երբուցաւ Յիսուս Պիղատոսի առջեւ : Տես Կաթպարտ : Հերովդէս շինած էր այս պալատն Ելրուսաղէմ , մօտ յաշտարակն Անտառիմ , որոյ հն ունեց հազորդութիւն : Էր շնուած հյական , և ունեց գաւիթ ընդարձակ , Մատթ . Խ. 27 . Մարկ . Ժ. 16 . Յոդ . Ժ. 28 , 33 : Հոս կ'իջնէին Հռովմայեցի գործակալը , երբ պյցելութիւն կ'ընէին Երուսաղեմի , վասն զի անոնց սովորական տեղն էր կեսարիա , Գործ . Խ. 23 . Խ. 4 . Նաև կեսարիոյ պալատն յիշուած է ի Գործը Աւարելոց , Գ. 1 . Խ. 35 : Պօղոս կը յիշէ նաև պալատ մը ի Հռովմէ , ուր վկայութիւն տաւաւ Գրիսոսոսի համար , Փիլ . Ա. 13 . Ունակի կը կարծէն թէ տապեալն այսու կ'իմանոյ ներն կայսեր պալատը . պյց կ'ըսէն թէ կը հասկնայ պալատը ուր Հռովմայեցի պրետորը կամ գատաւորը կը տեսնէր դատ , ուսաբ և այն պալատըն էր գտատասանարան : Դարձաւ ալ Ալլէ կը պնդէն , և է իսկ հաւանական , թէ պալատ անուածը ի Հռովմէ կ'ուզէ իմացնել Պօղոս դատաւորին զինուարներուն բանտկատեղն , ուր թերեւ տարաւ զնազինուարն որ միշտ անոր հն էր , և Պօղոս շղթայիւ կապուած էր տնոր , ինչպէս էր սովորութիւն տա Հռովմայեցիս :

Պան : Տես Ժամ :

Պանապան , 1. պյուրանական անուն երկնաւոր եակաց , թերեւ հըրեշտակաց , զորս տեսուա նարուգունսոր յերազի , Դան . Դ. 13 , 17 , 23 :

2. Բնուն պահապտն : Պահապանը պյշտի հն են որչափ քաղաքներ , գողեր և պատերազմներ , Ել . Ժ. 24 . Դատ . Խ. 19 : Երուսաղէմ և ուրիշ քաղաքներ ունեին կանոնաւոր պահապաններ գցուց և զցերեկ , Երժ . Գ. 4-3 . Ե. 7 , որոց ժամէ ի ժամ աղաղակները կ'ակնարիէ Եսայի յօրինակ արթնութեան զոր կը պահանջէ Աստուած իւր պաշտաման մէջ , Ես . Խ. 8 , 11 , 12 . Կթ . 6 : Այն օրը Երուսաղեմի պահապանը պիտի

շլանն, և ոչ “պիտի հանգչին ցորեկ կամ դիշեր”, մանաւանդ գիշերը, և երբ երկիրւղ կոյ վասնգի, կը պահանջուկ որ քաղքին բալրախը դըրուած պահպանիք ձայն տան կարգաւութեաւու:

Պամիրի լիք, գաւառ Փըրուն Ա-
սիդյ, անձնաւով ահման յարկելից
զկիլեկիս, յարկմանց զկիլեկիս, ի
հմասիսց զմիօդիս, և ի հարաւոյ
զՄիջերկրական ծով, Պամիրի լիք էր
դէմ յանդիման կմարտի, և կզզին
րի կոչուի ծավ Պամիրի լեռոյ, Դրւ-
խաւոր քաղաք Պամիրւեռոյ էր Պեր-
գա, ուր Պօլս և Բառնարաս քա-
րոցեցին, Գործ. Ժ. 13. Ժ. 24.

Պանդոկ: Երկը աեսակ պանդոկք
կան յարեւելու, Ոմանք են լոկ հան-
գիստ կամ ողի առնելու տեղիքը,
ընդհանրապէս մօտ աղբեր, և են
ճամբու վրայ հետի ի քաղաքաց, և
կը կոչուին պանդոկ կամ օթեան,
թթէստ լոկ սրմապատ տեղեր են:
Երկորդ աեսակ պանդոկք են բաւ
իջևանիք որ աւելին դարմանիչ, և որց
հեամուռն հաստառուած է կամ՝
բարերար անձէ մը, և կամ իջևանազ
անձինք կու տան վարձ: Երրորդ տե-
սակ պանդոկք են մեծամեծ շին-
ուածներ ուր ընթառնիք կը նստին,
Հսդ կը տանին տեղայն, և կու տան
ամէն հարկաւոր պաշար:

Պանդուխտ և Օստարական կը գործ-
ածութիւն պյակեայլ մոզը, և նշանա-
կութիւննը գիւրաւ կը հասկցուի խօս-
քին կարգէն։ Ընդհանրապէս կը նշա-
նակին օտար կառ եկ, ոյսինքն նա
որ չէ բնիկ յերկրին ուր կը բնակի,
Ծննդ. ի շ. 4։ Մասվիռական օրէնք
կը պատուիրեն մարդասիրութիւն և
Հիւրենիկալութիւն ցաւցնել օտարա-
կանաց և պանդխտաց, ըստեղվ։ “Բառ
անձիդ պէս սիրես անիկա, ” Ղ. և.
ԺԹ. 33, 34. Բ Օր. ժ. 18, 19. Ի Ե. 19։
Օտարականք պարտէին հզարակիւ
օրինաց, նշ. ի. 10. և թշլլ տուեալ
էր անոնց մասնակից լինել Աստո-
րագ, բնորեալ ժաղվորդեան առանձին
շնորհաց, Թու. ժ. 14. Ժ. 14. Ղ. ան-
հիւրասիրութիւն, պյակինք հիւրեր
և նանապարհուրդներ մեծարել եր
պարապ ամէն բարի քաղաքացւոյ,
Յու. լ. Ա. 32. Եթր. ժ. 2.

Պանիքը, յաճախ կը յիշուի ի Սուրբ
Գիրք, և է ատկաւին կարեսը պա-
րէն, յարելելու, Ա Թագ. Ժ. 18. Բ
Թագ. Ժ. 29. Ընդհանրապէս և բա-
ղասակ և աղի յշվ. կափող է,
երբ նոր է, բայց շուտ կը պիդանայ
և կը չորնայ:

Գատառ, Յովհ. Ժ.Դ. 26, փոքր
կառ Հայի, թաթաբեկալ ի խիւս,
ի գիւնի կամ յայլ հիւթ ի սեղանի,
Հառաթ. Բ. 14. Այժմու կազմածք
ու պանոյ անծանօթ էին կամ դուռ
ուրկե կը գործածուեին առ հիւս։
Կերակուրը կը տարուեր բերան րթա-
մատով, և միւս մատուցներով, և
համեզ կատար շատ անդամ այսպէտ
կը մատուցնեին մեծարոյ հիւրոց։
Այս ողվարութիւնը կը առէ տակա-
ւին յարենիս։ Ճամփու կ'ըսէ։ “Երկու
կամ երեք պահակք իսչած մոյ,
բանջար և մանձն կը գրուին երե-
կյին ի սեղան։ Խնձի համար կը դը-
տէր դանակ, դրդալ և պնակ ա-
ռանձինն բացց այլք կ'ուտէին սկս-
առակին, ուր հինգ Արարացւոյ
ձեռք միանդամայն կը մառւէին։ Հա-
յը որ շատ բարակ է՝ զոր իրբ թերթ
թզթոյ պատառելով։ կը բարորն և
կ'ուտէն լոկ կամ կերակուրն մէջ
թաթիւլով և կամ բանջարեղինիւ-
թը տանսւտէրը սկսաւակին մէջ
կը գտնէր համեզ կտոր մը, կ'առ-
նուր զայն մատուցներով, և կը գնէր
բերան։”

Պատարա , ծավերելոյ քաղաք
իւրից ի Փոքրն Ասիս , Քանի՞ո՞ս
գետին բերանը , անուանի պատգամ-
տեղի Ապողոնի , որ կը կարծուէր թէ
կը բնակեր հոռ ձմեռան վեց տարիը ,
և տարւոն մացեալ ամիսներն ի
Դեզոս : Գօռոս երբ կ'երթար Փիլիպ-
պէէ Երուալչէմ , դաւալ հոռ Փիլ-
իկեցի նաւ մը աւր մուալ , Գործ .
Ելլ. 1:

Պատգամ, աեզրկութիւն պահ-
չելքը հաղորդուած է՝ կ'ըստի ամէն
աստուածային յօշտնութեան և Առ-
աւելցոյ իօքքին համար բազմադարկ.
Գործ. է. 38. Համար. գ. 2. Երբ. Ե.
12. 44.

Աստուծոյ ճշմարիս և կենդանի
պատգամներուն բոլորսպին աննմտն
էին անուանի կեղծ պատգամը ոչ

առկաւ հեթանոս մեծենից։ Քաւրմբ որ որպէս թէ պատասխան կու տային պատգամ հարցնողներուն յաստւածոց, շատ անգամ երկդիմի պատասխաններ կու տային, երբ ոչ արագուստ տեղեկութիւն ունէին խնդրյան, և ոչ առանձին փորձառութիւնը կամ հանճարը բաւական։

Եր ճշմարիտ պատասխան մը թելադրել։ Այսպէս զիւռու թագաւոր Եպիւրոսի քաջալերուեցաւ տալ պատերազմ ընդ Հռովմայեցի երկդիմի պատգամնվ, և յետ պարտութեան Պիւռոսի հասկցուեցաւ թէ պատգամը պարտութիւն կը դուշակեր մասաւանդ քան յաղթութիւն։




ՊԱՇԱՐՈՒՄՆ, ՆԵՐՐՈՎԹԱՑ ՊԱՎԱՏԷՆ, Ի ՆԻՇՈՒԵ

Պատերազմ, մարդուս անկման գառանգյուղ պտուղներէն մին, և յայտնի նշան վասթարմոն ազգի մարդկան, Մննդ. Զ. 11-13. ին. թ. 5. Թակ. Դ. 4, 2. Պատերազմ ընել շատ անգամ հարկ եղած է ի պատճառու յարձակման թշնամուց, կամ հրամանաւ Աստուծոյ ի պատիժ նոցա։ Տես Ամաղեկացիք և Քաման։ Այսու աղետիւ, յետ տիրելոյ իսրայելացւոց քանանու, պատեց Աստուած թէ իւր ապստամբ ժողովուրդը, և թէ իւնոնն հարստահարող արտարձանեա ազգեր։ Պատերազմն ելքը շատ անգամ կը ցուցիւէր թշնամարին Աստուծոյ ատրերութիւնն հեթանոսաց աստուածնե։ Բէն, զրօրիթակ ի պատերազմն Փրզացւոց, Ա. Թագ. Ժ. 43-47, Ասորւց, Գ. Թագ. ի. 23-30, Ասորեսանինեայց, Գ. Թագ. Ժ. 10-19, 35, և Ամենացւոց, Բ. Մննց. ի. 4-30. Աւստի Աստուած յամար կը յարցաներ ամբուխ իւր ժողովուրդէն, պատգամ կու տառ պատերազմի ատեն Արքիմով և մարդարէիք, և պահելեազ կ'օգնէր անմաց ի կուսին Յառաջ քան զամանակ թագաւորաց, կը թուի թէ

դրեթէ չկար կանսնաւոր զորք Հրեհ մէջ, այլ ով որ կարող էր զէնք առնուլ կը կոչուէր բանակը, Ա. Թագ. Ժ. Ա. 7. Յուդոյի և Իսրայելի թագաւորոց մեծամեծ բանակներ կը կուսէին ընդ հանրապէս հետի. Կոյին աղեղնաւորոց և պարտուրոց դաւնդէր, իսկ կառք և հեծելազօր շատքէ։ Տես Բամակ։ Զօրքը կը բաժնուէր գունդ գունդ՝ տասնապետոց, հարիւրապետոց և հազարապետոց։ Այլովքն հանգերձ, Դատ. ի. 10. Բ. Մննց. ի. Ե. 5. ի քաջութեան և ի պատերազմիկն արւեստի Հրեսլյք հաւասար էին ըստ ամենայնի ուրիշ դրացի ազգաց, բայց աշխարհականութեան համար պատերազմ ընել թշյլ արսուած չէր, և երբ յարձակող թշնամին կը մզուէր յետո, ժողովուրդը կը ցրուէր իրենց տուները։ Կոփէլ կը սկսէր ընդ հանրապէս դարնան, և կը վերջանար յառաջ քան զձմեան, Բ. Թագ. Ժ. 1. Գ. Թագ. ի. 22. Երբ Հրեհ զօրքը կը մօնեար թշնամուցն, քահանապէ կը իրախուսէին զնոռու ճառիւք, Բ. Օք. ի. 2. Ա. Թագ. ի. 9, 13, և շարժիք, երգերզ, Բ. Մննց. ի. 21. Նուրբական փողերը կու տային նշան կուսույ,

Թու. մ. 9, 10. Բ Մշաց. ԺԳ. 12-
15. նոխ աղեղնաւորք և պարսաւորք
կը հահատակէին, բայց յետոյ տեղի
կը տային սպառազէն սիրաւորաց
և ուրիշ գուղքերու, որց դորդ էր
իրաւոցանել թշնամին ի հեռուստ
իրենց տեղեամբ և ազադակներով,
Դատ. Ե. 18-20. Ա. Թագ. ԺԵ. 52. Յոր.
Լ. Թ. 25. Ես. ԺԵ. 12, 13. Կռուողք
շատ անգամ մօտ կու դային սդորել


բաղրուկ առ բաղրուկ, ուստի կռիւը
կը փոխուէր յըմբշամարտ, և ով ո՞ր
յամառութեամբ կը կռուէր, և էր
քաջ, ուժեղ և չյոտ կը տանէր
յաղթութիւնը, Ա. Մշաց. ԺԲ. 8.
Սաղմ. ԺԲ. 32-37. Տես Պօղոսի յոր-
դորսնքն ի քրիստոնէական պնդու-
թիւն հոգեկոր թշնամւոյն յարձակ-
մանց գէմ, Ա. Կորթ. ԺԶ. 13. Եփես.
Զ. 11-14. Ա. Թես. Գ. 8. Հիներուն



ՄԵԹԵՆԱՑ ՄԵՆԱՄԵՆ ՆԵՏԵՐ, ԵՒԱՅՆ, ԱՐՁԱԿՆԵՐԻ

կռիւներն յետին աստիճան արիւնա-
չեղ էին, Բ Մշաց. ԽԲ. 6. կը ինա-
յէին սակաւուց միայն յաղթանակի
և կամ վաճառման համար իրեւ գե-
րի: Յաղթող զօրըն առ Հրեայս ի
դարձին պատերազմէ ուրախութեամբ
կ'ողջունուէր բոյոր ժողվուրդէն, Ա.
Թագ. ԺԲ. 6, 7. Աւարը կը բաժ-
նուէր յետ հանելոյ բաժին Աստու-
ծոյ, Թու. ԼԱ. 50. Դատ. Ե. 30.
յաղթութեան նշանը կը կախուէին
հրապարակական տեղեր, զովեստներ
կը խօսուէին ի պատիւ քաջադշն
զնուորաց, և ողբ՝ անկերց վրայ:

Ի պաշարման պարսպաւորք քաղա-
քաց, ընդհանրապէս կը կանգնուէին
աշտարակներ շուրջանակի քաղաքին
վըսյ նետ են. տեղալու համար, և մե-
քենաներ կը պատրաստուէին մեծա-
մեծ ուղբներ և քարեր արձակելու:
Քաղքին պարիսներուն մօտ կը շին-
ուէին նաև աշտարակներ և հողմոր-
լուրներ կը կանգնուէին, զօրս կը բարձ-
րացունեին, եթէ հնար էր, հաւասար
պարսպաց քաղաքին, նաև աւելի բար-
ձըր, սրպէս զի շարժուն կամբջազ-



կորեկի ըլլար անցնիլ քաղաքք: Նաև
խոյ կոռուած մեքենան կը գործածուէր
խրամատելու պարիսպը, և կարթ
կոչուած գործին որ էր երկույն գե-
րան մէկ ծայրը երկաթի ճանկով և
միւս ծայրը չուանով, պարսպին քը-
րոյէն քարեր կամ մարդիկ քաշելու
համար: Պաշտրողաց պյախափ և այս-

պիսի հնարից գէմ պաշտրելոց մի-
ջոցներն էին թշամնոյն վրայ աեղալ
նետ, գիլ, մեծամեծ քարեր, երբեմն
նաև եռացեալ իւղ թափել, կա-
խել մեքենային և պարապին մէջտեղ
յարդով լցուն բռուձեր, յանկարծ
և ուժգնութեամբ դուրս յարձակե-
լով այրել կամ առնուլ պաշարո-
ւաց աշտարակները և մէքենաները,
և նորէն ածապարանոց գառնալ քա-
զարը, Բ Մհաց. իջ. 14, 15: Վա-
սուց, պէսպէս հրացանաց, ուլ-
քաց և թնդանօթոց պյժմն գիւտե-
րը փսիեցին պաշարման հին կերպը:
Տես Մեթենայ:

Որչափ Քրիստոնէութիւնը կը զօ-
րանայ և կը տարածուի ընդ ամենայն
աշխարհ, նոյնչափ պատերազմունք
կ'ըլլան մեղադրել, և երթալով կը
դժուարանան, և արդէն մեծ յա-
ռաջադրիսութիւն կը տեսնուի նախնի
բարբարոսական ոսվորութիւններէն և
ոգիէն գէն յայն խոստացեալ ընդ-
հանուր տէրութիւն իշխանին խա-
զաղութեան, Սաղմ. իջ. 9. իս. Բ.
4. Միք. Դ. 3:

Պատիժ: Այլևայլ վնասուց և
յանցանաց համար տրուած պատիժք
և պատուազր պէտուս էին այլմայլ
ազդաց մէջ և պյլեալ ժամանակ:
Սպանութեան համար մահու պա-
տիժ ի վազուց սահմանեալ եր, նա
մանաւանդ ի սկզբան իսկ ազգի
մարդկան, և կայէն ազուտեցաւ այն
պատժէն Աստությ հրամանաւ մի-
այն, նընդ. Դ. 14, 15: Դարձեալ
հաստատուեցաւ այս պատիժն հան-
դերձ պատճառոք յետ ջրչեղեղին,
Մննդ. Թ. 5, 6, և յանապատին,
Թու. Լ. 9-34, և եր միշտ և ընդ-
հանուր ծանօթ ի մէջ ազդաց:

Մահուամբ պատուելու եղանակն
առ երբյացին էր քարկոծումն, Բ
Օր. ԺԴ. 9, 10. ԺԷ. 5. ՅԵ. ԺԷ. 25.
Յովհ. Ը. 7. բոյց նաև ուրիշ պյլե-
ալ եղանակներ ճանշցան Հրեայք ի
հազարդութենէ օտար ազդաց հետ,
ինչպէս գլխատել, Դ Թափ. Ժ. 6-8.
Մատթ. ԺԴ. 8-12, գահազէժ ըն-
կնուլ, Բ Մհաց. իջ. 12. Ղակ. Դ.
29, կափել, ՅԵ. Ը. 29. Խոժ. Ը.
40, այրել, Դան. Գ. ընդ մէջ կտրել,
Դան. Բ. 5. Գ. 29. Սրբ. ԺԱ. 27,

ծեծել անուանձն կազմածոյ մը վրայ,
իբր. ԺԱ. 35, ընկնաւլ գաղանաց,
Դան. Զ. Ա կորնթ. ԺԵ. 32, ընել
ծովակուր, Մատթ. ԺԲ. 6, ջափ-
ջափել յանկանի (հաւան), Առակ.
ԻԵ. 22, և խաչել, Յովհ. ԺԹ. 18:
թէթեագոյն պատիժք էին ձագիել,
Բ Կորնթ. ԺԱ. 24, յանցաւորին վե-
նասուն նման հատուցանել անոր,
ԵԼ. ԱԼ. 23-25. Բ Օր. ԺԹ. 19, բան-
տարկել, Բ Մհաց. ԺԳ. 10, պադել
ի կոճեղո, Գործ. ԺԶ. 24, տքորել,
Յայտ. Ա. 9, և աննջանք տալ, Բ
Մհաց. ԺԲ. 26. ԵԱ. Ե. Ե Մատթ.
ԺԸ. 30. Երբ. ԺԱ. 37:

Պատիզանս: Էհնուր, զարդիս բաց-
ցուոլի, և ծովեղերեայ քազաք Նէտ-
պոլոյ գաշտերան վրայ, ի հրե-
սիսակոզման ծովածոցին, բուն քազ-
քէն ուրեմն մզն յարեմնուստ հիւսի-
սոյ. Էիր Հռովմէական գաղթակա-
նութիւն: Հոն կեցաւ Պօղոս եօթն
օր, իւր անուանի ճանապարհորդու-
թեան ատենը կեսարիայէ ի Հառվմ,
Գործ. ԻՐ. 43:

Պատկենք: Իրի մը ճիշդ և կատար-
եալ օրինակը և նմանութիւնը: Քրիս-
տոս կը կոչուի “պատկեր Աստածոյ”,
Բ Կորնթ. Դ. 4. կող. Ա. 15. Երբ.
Ա. 3. իրեն նոյն ընութեամբ և յատ-
կութիւններով: Ասություն պատկերը
յորում մարդ ստեղծուեցաւ, նընդ.
Ա. 27, կը կոյտնայ ի հոգեոր, իմա-
ցական և բարյական ընութեան,
յարդարութեան և ի ծշմարիս սրբու-
թեան մալ գոյ: Ադամայ զաւակը ծը-
նաւ անոր անկեալ և մեղաւոր նմա-
նութեամբ, Մննդ. Ե. 3. և ինչպէս որ
ծնած ենք ըստ պատկերին Ադամայ
մզաւորի, նոյնպէս պատկերն ձուլ-
ուիլ ըստ բարյական պատկերի երկ-
նաւոր մարդ ցն Քրիստոսի, Ա կորնթ.
ԺԵ. 47-49. Բ Կորնթ. Գ. 18:

“Պատկերատուն՝ կոչշած աեղն
ըստ լզեկիելի, Ը. 7-12, ունէր պատ-
կերներ որմերուն վրայ, ինչպէս որ կը
գտնուին կցիպտոսի աւելի հին մէհե-
նից պատերուն վրայ, և ինչպէս որ
զարդիս աենունեցաւ Ասրեստանի
աւերակաց պատերուն վրայ: Տես
Նինուէ:

Պատման: Կզզի Եգէտական ծովուն,
ուր առաքեալն և աւետարանիչ Յով-

Հաննէս պքսորուեցաւ Դոմետիանսէ յամի Տն. 95, Յայտ. Ա. 9: Ե կղզի տպառածաւ և ամայի, իրը քոտն և ուժ մզն շրջապատով, բարձր և ժայռու ափախով: Հռովմայեցիք սուդր էին հոս պքսորել շատ յանցաւորներ: Պատմոս է ի մէջ Սամոս և Նարսոս կղզեաց, իրը քառասուն մզն յարեմորից հարաւոյ Միկետոսի հրուանդանէն, և ունի զարդիս իրը շորս հազար բնակիչ, մեծաւ մասամբ Ցյոն: Գլխաւոր նուահանգիստարն է իոր ծոց հրաժանային արեելեան կողմէ, իսկ քաղաքն է բարձր և սկզ ուղղորդ ըլլոյ մէ վրայ, որոյ դադաթան վրայ կոյ Սուրբ Ցովհաննէս անուն հին բերդանման վահըր: Բլրէն վար կէս ճամբուն վրայ կոյ բնական պյոր, որուն վրայ հիմա շնուած է մատուռ և գպրոց Ցունաց: Այս պյորն մէջ, որ ծովուն և կղզեաց վրայ կը նայի հանգեւ կը քաղաքին Ցովհաննու, Եփսոսի, Ցովհաննէս առաքեալ, ըստ աւանդութեան, տեսաւ և գրեց իւր մարդարէ ական տեսինները Լողին կը կոչուի հիմա Բաղդինոյ, և հուահանգիստոր՝ Բաղդմոյ, կամ Բաղդինոյի Սուրբ Ցովհաննէս:

Պար: Երրայիշերէն բառը կը նշանակէ կայլթել կամ ոստնուլ առախիսութեան, Սաղմ. Լ. 41: Հրեից պարը կամ կարաւան էր ինչան հոգեար ցնծութեան և նարհակայութեան: Երրեմն կ'ըլլոր ի պատիւ յաղթողի ուրուք, ինչպէս եղաւ Դաւթիւթի համար, Ա. Թագ. Ժ. 6, 7: Երբ Դաւթիթ սպաննեց Փղլատոցի հսկայն, “Խորոյելի բոլոր քաղաքներէն կնիկները երգելով ու պար ըստներով” կու գային: Պարել ոսվորութիւն էր նաև ընտանեկան ուրախութեանց օրեր: Տես անառակ օրդւշն դարձին գէպքը: Ի կրօնական պարս թմրուկ կը դրուածուէր, այսիին թմրկանարը կ'երթար առջեւէն և բազմութիւնն ետեւէն շափով և ծանրաբույժն և հոգեար երգերը երգելով: Այսպէս առաջնորդեց Մարիամ Իսրայելի կանանց, Էլ. Ժ. 20, 21, և Դաւթիթ արքոյ արանց, Բ. Թագ. Զ. 44: Սաղմ. Ց. 4: Սուրբ Գրոց այն համարներն, ուր պար կը յիշուի, ինամով քննէլն շատ կարեար հե-

տեսութիւններ հանսւած են: Հրեից պարը կրօնական էր, կը կատարուեր միայն ուրախութեան օրեր, պարողներն էին կամ կանայք աւր միայն և ոչ խառն, ընդհանրապէս ցերեկ և բաց տեղ: արանց պարելը կանանց հետ չկայ ուրեկ յիշուած, և զուարձնութեան համար միայն պարել սովորութիւն չէր: Այսպէս խառն կաբաւել “սրիկայից”, միայն գործ էր և զայս կակնարկէ Մեղքողայ խօսքը, Բ. Թագ. Զ. 20, կամ ինչպէս Ցոր կ'ըսէ, ամբարիշտ ընտանեաց սովորութիւն էր, Յառ. Ի. Ա. 11, կամ լիսեաց, որպիսի էր գուտրըն Հերովդինոյ, Մատթ. Ժ. 1: Ա. Յայնու և Հռովմայեցիս էր հասարակ զուարձնութիւն, և կաբաւու և պարուք կ'արձարծէին հասարակոց տօները և ընտանեկան ուրախութիւններ: Բայց և այնպէս կիկերոն կ'ըսէ, “Ոչ ոք կաբաւէ, եթէ ոչ կամ արքաւալ իցէ և կամ իւրագուած, և այս բառերը կը ցուցնէն թէ զգաստ և ծանր մարդոց չէր արժան մասնակցել այնպիսի զուարձնութեանց: Ուստի ի հրախութիւնս ցոփակեաց մարդոց ի Հռովմ կաբաւուզք էին վարձակք և գուսանք որոց արուեստն էր կաբաւել, ինչպէս է տակաւին յարեւելու: Վարձակք են ընդհանրապէս խառնագնաց կանոյք և կաբաւք նոցա են շատ անդամ անհամեստ, ինչպէս էին կաբաւք հին հեթանոսաց մեհեաններուն մէջ, Ես. ԻԳ. 16:

Պարքեւը, կը կարծուի թէ էր ի սկզբան նահանգ Մարտոց, անոնց արքեւեան կողմը, և եղաւ թագաւորութիւն Արշակաւ, 250 նախ քրի. Այս թագաւորութիւնը փութով տարածուեցաւ հին Պարսկական ակրութեան մեծ մասին վրայ, և Սուրբ Գրոց և ուրիշ հին պատմութեանց մէջ շատ անդամ կը յիշուի իրեւ Պարսից ակրութիւն: Պարթէք ընդ դիմոցան իրենց թշնամներուն իրը գրեթէ հինդ հարիւր տարի, և ոչ իսկ Հռովմայեցիք կարող եղան նուանել զնսուա, բայց յամի Տն. 226, սննի ի սերիդոց նախնի թագաւորաց Պարտից, նուանեց զՊարթէսու, և Պարտկաստան առաւ միւսոնդամ իւր-

նախկին անունը և իշխանութիւնը։ ԶՊարթես գոված են մանաւանդ բանատանեղծք իրրե քաջ չեծեալ և ազգնաւոր որ ի փախստան անդամ կը կոռւէին թշնամնաց չետ նեաբ տեղալով անոնց փայտ։ Կը թուի թէ բազմձք կը նմանէին Պարթեք այժմու խաղախաց։ Կ'ըսուի թէ Պարթեք էին փախստական կամ դադթական Ակիթացի ազգերէ։ Այս երկրէն Հրեայք և հրեացեալ Պարթեք դանուեցան Երուսաղէմ Պենտեկոստէի օրը։

Պարս, գործի որ շտա կը գործածուեր պատերազմներու մէջ յառաջ քան զդիւս հրազդիւուց։ Դաւթի և թենիսամինեանց պէտ պատերազմնզ մարդոց ձեռքը ոսսկալի զէնք էր պարստափիլ, Դատա հ. 16. Ա. Թագ. Ժ. 48-50. Ա. Մնաց. Ժ. 2. Բ. Մընաց. Իջ. 14.

Պարսք, Երրայեցերէն Բարսա, Եզէկ ի. 10, ընդարձակ երկիր յԱսիս, որց հարաւայս արկմանեան դաւանա, որ էր մէջ հին Մարտոց ի հիւսիսոյ, և Պարսից ծացցն՝ ի հարաւայ, կը թուի լինել բուն երկիր Պարսից, և առակալին կը կոչուի Պարսկաստան կամ Ֆարս։ Պարսիկք որ անուանի եղան յետ կմրոսի, հիմնադրին Պարսկական մեծ պետական, առաջ կը կոչուէին Եղամացիք, և յետոյ, Հոռովմայեցի կայսերց ժամանակ կոչուեցան Պարթեք։ Տես Պարքք։

Պարսից նախկին պատմութիւնն, ինչպէս արելելեան ազդաց մեծադյն մասինը, անուսոյ և երկրայիկի է։ Պարսիկք կը կարծուին սերեալ ի Սեմայ, անոր Եղամ որդւովը, յորց անուն կը կոչուէին ի սկզբան։ Հաւանական է թէ դարերով նեացին ազատ և ինքնօրէն, ընդ իշխանութեամբ ընդի թագուարոց, մինչ հօսւի սւրեմն նուանեցան Ասորեսանցիներէն, և անոնց երկիրը եղաւ նահանք այն աշխարհակալ տէրութեան։ Այսուհետեւ, ոչ միայն որբբազան, ոյլե արտաքին մատենագիրը ուրդոյն կը յիշն Մարտ թագուարութիւնը Պարսկականէն։ Զէ անհաւանական, թէ պյո միջոցին մանր մանր յեղափոխութիւնք ժա-

մանակ ժամանակ առիթ առւին բաժանման Պարսից յԱսորեսանէ, բայց Պարսից թագուարութ ստիպուեցան միւսոնդամ ճանաչել իրենց հպատական թիւն առ Ասորեսանաւան։ Երբ Մարք եղաւ միահեծան առ Դիրովսաւ և առ Փրաւորութիւն, Պարսկաստան եղաւ հպատական Մարտացից, իրենց հարկատակառին, Ասորեսանի, Պարսիկք վայելեցին երկար խաղաղութիւն առ Աժգահակաւ, որդւով կիրառարար։ Բայց յաջորդ Աժգահակայ, կմրսար երկրուոր, միարանցան Պարսից հետ ընդգէմ բարելացուց, և դաշնակից զրաց հրամանատարութիւնը տուաւ կմրսուի, որ առաւ Բարելոն քաղաքը, ոպան զբաղստասար, և յոջեց Բարելացուց աերութիւնն 538 ին նախ քան զիր։

Կմրսոս տիրեց Մարտ և Պարսից միանդամյն, և միացուց այն երկու ազգերն որ կը թուի թէ էին ի ընելու միուն համարուն (առև Մարք և Մարտէր) և կը խօսէին գրեթէ միենոյն լեզուն որ ազգակից էր հին հնդկաց Ասանդրիդ կոչուած լեզուին։ Յիշեալ միութիւնը եղաւ 536 ին նախ քան զիր։ Հրեկից վերաբերեալ զիխաւոր գեղքն որ պատահէցաւաւ առ կմրսոսի էր արձակուում Հրեկից ի գերութենէ, վերսին շինութիւն քաղաքին կրուազեմի և առանքին, և Բարելոնի առնուին 538 ին նախ քան զիր։ Եզր. Ա. 2. Կմրսոսի աերութիւնը կը ձգուէր Միջներկատէնէն մինչեւ ինդոս գետը։ Յաջորդ նորա կամրիւս, 529 ին նախ քան զիր, տիրեց նաև Եգիպտասոսի։ Յաջորդ թագաւորներէն շատերը միջնեցան տիրել Եգիպտոսի և Ասորեցուց, Եզր. Դ. 6. Կամրիւսի յաջորդեց Եմերգ մող, 522 ին նախ քան զիր, Եզր. Եզր. Դ. 7. Դարեհ Վշառուելոյ, 521 ին նախ քան զիր, Եզր. Ե. 6. Գուրբուէս, Ասուերոս ըստ գրոց Եսթերայ, 483 ին նախ քան զիր։ Արաւաւան, 465 ին նախ քան զիր, Արտաշէս Երկոյնաբազուկ, 461 ին նախ քան զիր, Կենամ. Բ. 4. Գուրբուէս Բ. 424 ին նախ քան զիր։

Սոգդիանոս և Դարեհ Նոթոս, 424
ին նախ քան զիր, Արտաշէս ունեղ, 401 ին նախ քան զիր, Արտաշէս Ովքոս, 364 ին նախ քան զիր, Արշէս, 338 ին նախ քան զիր, և 335 ին նախ քան զիր. Դարեհ կոդամանոս, զոր նուածեց և սպաննեց Ազերսանդր Մակեդոնացի 330 ին նախ քան զիր: Խօթներորդ դարուն մէջ Պարսկաստան ինկաւ լնդ էլլունութիւնը Սարակինուսաց, երկրասառներորդ դարուն ձենկիդ խան տիրեց պյու երկրին, և չորեքտասառներորդին Լենկդեմուր: Այժմուն Պարսկաստան ունի սահման ի հիւսիսյ զլի իրոս, զկասպից ծով և զթաթարիստան: յարեւելց՝ զլի ֆղանիստան և զՊելումիստան, ի հարաւոյ՝ զլրմոս, և յարեւմտից՝ Օսմանեան տէրութիւնը: Խանկիչը պահպատանի բաւական կը պահմն հին Պարսկաց բարբը և սովորութիւնները, որ շատ յստակ նկարգրուած են Խաթերոյ, Եղիսասյ, Նէեմիոյ և Դանիելի զրոց մէջ:

Պարտաւոր և Պարտական, ոյն որ դրամնկան կամ բարյական պարտուց ներքեւ է, Մատթ. իգ. 16. Հոռովմ. Ա. 14. Գաղ. Ե. 3: Եթէ Հրէի մը տունը, անաստուններն եւ ուրեւ ինչըլ բաւական չեն հատուցնել պարբը, պարտատէրը կրնար դրաւել անոր երկիրը մինչեւ Յորելեան տարին, կամ զնոյն ինքն պարտապանը կ'ընէր ծառայ մինչեւ որ պարապանը հատուցներ իւր պարտը ծառայութեամբ, կամ մինչեւ Յորելեան տարին, որ վախճան կու տար Հրէի մը ամէն տեսակ պարտականութիւններուն, կ. ևս. ից. 29-41. Դ Թագ. Դ. 1. Նէեմ. Ե. 3-5.

Պարտէզ, յանախ կը յիշուի ի Սուրբ Գիրս, թէպէտ երեւեն մասնաւոր մնօր. քանզի Երբայիցւոց լեզուաւ ամէն տեղ ուր ծառ կամ տունկ կը մշակուէր մեծագոյն խնամով քան ուրիշ բաց տեղեր՝ կը կոշուէր պարտէզ: Պաղաստ և Հովանաւոր ծառեր, ինչպէս նաև համեմային թուար, ինն երեւեն զիւսւոր տունկը պարտիզաց, թէպէտ վարդ, շուշան և ուրիշ ծաղկունք եւ շատ անգամ կը տնկուէրն, և կային պար-

աէցք որբ բանջարոնց միայն էին, Մննդ. Բ. 8-10, 15. Դ Թագ. իլ. 2. Եսթ. Ա. 5. Ե. 8. Ժաղազ. Բ. 5, 6. Պարտէզի համար կ'ընարուէրն ընդհանրապէս, եթէ էր հնար, գետեցիրեայ կամ ջրարրի տեղիք, Մննդ. Ժ. 10. Թու. ի. ի. 6. Երբեմն աւազաններ կը շնոււէին, որոց ջուրը կը բաշխուէր ոյլեասյլ ճամրով, ինչպէս որ շետքը կը պահանջէր, Առակ. Ա. 1. Երդ. Դ. 12-16. Եսթ. Ա. 11. Պարտէզ էին որմազատ կամ ցանկապատ վարդենեօք, վոյրի հաննենեօք կամ ուրիշ թուփերով, որոց շատք վշտու են ի Պաղեստին, Բ Թագ. իգ. 6, 7. Ցոր. Ա. 10. Առակ. Ժ. 19. Ովս. Բ. 6. Սակայն յաճախ կը թազուէին առանց ցանկի, և պահապան կը դրսուէր, երբ պառուզները կը հաննէին, Եսթ. Ա. 8. Երեմ. Դ. 16, 17. Տակաւին սովորութիւնն է Եղիպատրո, Արարիս և ի Հնդիկու, ընդարձակ տեղեր անկել սիր, գրում, և սոցին նման տուններ, և ի միջցին, բարձրաւանդակի մը վրայ շնուն խուզ կամ տաղաւար մրգապահաց: Այս տաղաւարին մէջ կը դրսի պահապան մը որ կը մնայ չոն դիշեր և ցորեկ, մինչեւ պառուզք քաղելու ժամանակ, Ցոր. իլ. 18. Եսթ. Ա. 8: Պարտէզներու կամ անտառներու մէջ կը շնուն շատ անդամ հովանոց, նատարան, այլովքն հանդերձ, խրախութեան և զրօսնաց համար, Եսթ. ՄԱ. 3, կամ հանառանձնանալ և խոկալու համար, Ցոր. Ժ. 1. պաշտաման և աղօթից համար, Մատթ. իԶ. 30. Ցոր. Ա. 48. Ժ. 1, 2, և կամ հեթանոսական գարշութեանց համար, Դ Թագ. Ժ. 23. Եսթ. Ա. 29. Կ. 3. Կ. 4. 17. Երեմ. Բ. 20. Գ. 6: Պարտէզներուն մէջ կը պատրաստուէին շատ անգամ ընտանիեց համար շիրմիք, Ցոր. Ժ. 41:

Պափսո, ծովեզերեայ քաղաք կիպրոս կզվայն արեմտեան ծայրը: Ունէր բաւական ազէկ նաւահանգիստ, և Հոռովմայեցւոց ժամանակ էր նիստ փխանակի բդէշիի: Երբ քաթուն ասպարիզը հեռու էր քաղաքէն հոչակաւոր մէհեան Աստղիկան, "որ յանսուն տեղւցն կը կաշւէր "Պա-

փեան աստուածուհի „ Անդարկեշտ արարողութիւնք ի պատիւ դիցուհւոյն տևեցին դեռ հարիւրաւոր տարի, յետ որց Պօզու և Բառնարաս մուծին հոն Աւետարանը, թէպէտ աշխատութիւնք նոցա չեղան բոլորովին անպառազ, Դործ. Ժ. 6-13. Տես Եղիմիսա:

Պետափես, որէտահայն, 1. Երգափառսի Ծն, այսինքն Արեգ քաղաքին քուրմը, որց դուստրն Առանէթ եղաւ կրն Յովսիսփայ, Մննդ. Խ. 45. Պետափեսի անունը տարբեր եր ճեներով կը գտնուի ի հնագոյն յիշատակարանս Եղիմիսա:

2. Երեկելի պաշտօնեայ Փարաւոնի, որ գնեց զեզուկէփ Մադիսնացիներէն, և կացոյց զնա իշխան իւր տան վրայ, բայց յետոյ բանտարկեց զնա զրպարաւթեան մը Հաւատալով, Նմանքը կը կարծեն թէ այս Պետափես եր նոյն իսկ գահճապետը որ բրաւ զբովսէփ վերակացու բանտին, Մննդ. Լ. Ե. 36. Խ. 4.

Պետրոս: Այս անունը կը նշանակէ յունարէն մեմ, ինչպէս կեփառ նոյն նշանակութիւնն ունի ասօրերէն: Պետրոս էր մին յերկոտասան առաքելոց, և կը կոչուէր նաև Սրմնն, Մատթ. Ժ. 17, և Հմաւոն, Գործ. Ժ. Ե. 14: Էր ի բնիժսպիտայ, որդի Յովսանու ձենորսի, և ինքն ևս ձրկնոր: Ամուռոնանալէն ետքը բնակեցաւ կափառնայում, Մատթ. Ը. 14. Դ. ու կ. Դ. 38, թէպէտ յետոյ ընտրուելով տռապեալ կ'աշխատէր ոյլուր, և կը թռուի թէ յետոյ երը իրրե առաքեալ տեղէ տեղ կ'երթար Պետրոս, իրեն հետ ունէր նաև կիր, Ա. Կորնթ. Թ. Յ. Ա. Առաջին անդամ իւր եղրօնի Անդրէի միջոցաւ գալով առ Յիսուս, առաւ անկէ Պետրոս անունը, Ցով. Ա. 42, Հաւանականապէս ի պատճառ իւր համարձակութեան և բարուց հաստատութեան, ինչպէտ նաև եռանդեան յառաջ տանելու Տէրոյը գործ: Պետրոս երկրորդ անդամ կոչուելով, ակաւ ընկերանալ Յիսուսի, Գալիլեայի ծովուն կեղրը, մօտ իւր տանը, և այսուհետեւ սորվեցաւ ինեւ „մարդոց որսորդ“, Մատթ. Դ. 18-20. Դ. ու կ. Ե. 1-11: Աւե-

454

աարանաց մէջ յիշուած են ոչ ոսկաւ նշանաւոր գէպք որ յայտնի կը ցուցնեն Պետրոսի բազըր: Այս դիպաց կարգէն են Պետրոսի գնալը ջուրերուն վրայ գիրիսառո դիմաւորելու համար, Մատթ. Ժ. 29. դաւանութիւնը զոր տուաւ թէ Յիսուս էր Մեսուս և աստուածային Փրկիչ, Մատթ. Ժ. 16. անոր սիալ գաղափարը Քիրիստոսի մարդկազմթեան նպատակին վրայ, Մատթ. Ժ. 22, 23. անոր ջերմ սէրն առ աստուածային Վարդապետն, Ցով. Զ. 67-69. Կարելը Մազքոսի ականջը, Ցով. Ժ. 40. յանդուգն պարծանք նորաթէ պիտի շուրանար երրէք իւր Տէրը, և ապա ուրանալն վնա հանդեր նըզովիւք, Մատթ. Ի. 74. Մարկ. Ժ. 29. Ցով. Ժ. 37, 38. գառապէտս լալը, Մատթ. Ի. 75, և Քիրիստոսի ներելն յետ ընդունելոց անոր սիրոյն վկայութիւնը որ երիցո կրկնուեցաւ բաւ թուոյ երեակ ուրացութեան նորա, Ցով. Ի. Ա. 15-18: Քիրիստոսի մահը և յարութիւնը և ասոնց կցորդ պարագաներն զարմանալի փոփոխութիւն գործեցին առաքելոյն մտաց մէջ, և այսուհետեանոր պինդ և անյոդդոզդ ընթացքն Ունաեկաստէի օրը Պետրոս եր որ զինաւորապէս վկայութիւն տուաւ Փրկիչն համար. Քիչ եռըք Ցովհաննաւ հետ բժշկեց կազե տաճարին դրան քով, խօսեցաւ հոն խռնեալ բազմութեան, բանտարկեցաւ, և աներկելուց պաշտպանեց զնանն Հըեկից ժողովնին առնեն, Գործ. Դ. 8-21. Ցետոյ պատուհասեց յանուն Աստուծոյ Յնացաւոր ոյրն ու կինը որ յանդրդուեցան ստել Հոգւոյն Արրոյ, Գործ. Ը. 15-21. բժշկեց զինէաս ի Լիւդդա և յարցոյ զԱյլճեմերկ ի Յովզէ, Գործ. Թ. 32-43. հոտ ունեցաւ նաև տեսիլ որ պատրաստեց զնա քարոզելաւետարանն հեթանոս հարիւրապետին կոռուկելիոսի, Գործ. Ժ. բանտարկեցաւ ի Հերքդէ Ադրիպայս, և արձակուեցաւ ձեռամբ Բերշտակի, Գործ. Ժ. 3-19, և եղաւ մասնակից ժողովն յերուազըմ, Գործ. Ժ. 7-11: Առորդ Գիրք քիչ տեղեկութիւն կաւ տոյ մեզ Պետրոսի յա-

յորդ աշխատութեանց վրայ. Հաւատական է սակայն թէ երկբին առաքեալք որ նշանաւոր էին մինչ աշխարհի վրայ էր Փրկին մեր կացին մատցին նոյնափոփ, իրբե գլխաւոր դործիք յառաջ վարել Քրիստոնէական գործը. Պօզոս կը յիշէ գիտակուս, զիեփաս և զիսդիաննէս որ կը թուեն լինել սիւ եկեղեցեցի, Գաղ. Բ. 9. Խայց նոյն գլխայն մէջ կը տեսնենք որ Պօզոս կը յանդիմանէ զՊետրոս վասն զի թուլաթեամի՛ կը վարուէր Հրէամիտ Քրիստոնէից պահանձմանց գէմ, որոց նորի Պետրոս ընդդիմացած էր Երուսաղեմի մէջ. Գործ. Ժ. 9. Պետրոս աշխատած կը թուի Կորնթոս, Ա. Կորնթ. Ա. 12. Գ. 22. և ի Բարելոն, Ա. Պետր. Ե. 13. Պապական մատունագիրը և այլք մանէք կը պահէն թէ Պետրոս եղաւեկիոկասո Հռովմայոց. Բաղյա ապացոյցք տար Հակառակը կը ցուցին մանաւանդ. Պօզոս գրելզի առ Հռովմայոցի Քրիստոնեայոց, կու տայ անոնց հրահանգ, և գլխաւոր անձինք կ'ողջունէ յանուանէ. Գրեց նաև վեց թուղթ ի Հռովմէ, բայց ասոնց և ոչ միշտ մէջ, և ոչ ի պատմանթեամ Գործոց Առաքելոց, կոյ գոյզն ինչ նշանակը թէ Պետրոս էր կամ եղաւ երրէք ի Հռովմէ. Եւ սրովհինեւ Պետրոս չնստաւ երրէք Հռովմ, ապա չեղաւ երրէք զլուի համօրէն եկեղեցեայ. Ինչ պատրի և իշխանութիւն որ առաւ Քրիստոնէ եկեղեցի հիմնելու և ցուցնելու թէ ինչ կը պատուիրէ Քրիստոնէութիւնը և ինչ կ'արգելէ, Մատթ. ծ. Ձ. 18. 19. Նոյն իշխանութիւնն առ ին նաև միւս առաքելոց, Մատթ. ծ. Բ. 18. Յօհէ. ի. 23. Ա. Կորնթ. Ե. 3. Ծ. Եփես. Բ. 20. Յայու. ի. Ա. 14. Ապացոյց չկոյ թէ Պետրոս ունէր գլխաւորութիւն միւս առաքելոց վրայ, և ոչ թէ ունեցաւ յաջորդ այն աղդեցութեան մէջ զոր ի հարկէ բնդունած էր Պետրոս գիրիստոս առենողներուն մէջ երիցադոյններէն, ժրաբոյններէն և հաւատարմագյններէն իրբե մին:

Պետրոսի, Թօւղթեքը: Երկութուղթը կան զորս հաւատացելոց միաժայն հաւանութիւնը կ'ընծայէր

Պետրոսի: Առաջնոյն հարազատութեան փոյս վէճ եղած չէ, առաքելուկան հայրերէն շոտերը վկայութիւն կը բերէն այն թուղթէն որպէս թէ բուն Պետրոսի էր: Այս թուղթը կը թուի ուզզեալ առ Քրիստոնեայ եկեղեցին Փրեռոն Ասից, որ գլխաւորապէս Հրեայ Քրիստոնեաներէ կը բարկանային, բայց կոյին անոնց մէջ նաև հեթանուութենէ գարձողներ, Ա. Պետր. Ե. 3. Պետրոսի այս առաջին թուղթը գրուած է Հաւանականապէս ի Բարեկոն առ Եփրատաւ, Ա. Պետր. Ե. 13. Տես Բարելոն: Բայց ոմանք Բարելոնիւ կը հասկնան զՀռովմ՝ ոյլք՝ Բարեկոն անոնւ ուրիշ փոքր քաղաք մը յԵղիպատոս: Կրտակով փորձուիլ, կը թուի նշանակիլ սաստիկ հայածումը զըր կրեց Քրիստոնէական եկեղեցին ի փերջն ամս կայսրութեան Ներոնի, և որ վերջացաւ յամի Տն. 68: Պետրոս կը յորդորէ զՀռաւատացեալո ի հաւատոս, ի հնազանդութիւն և ի համբերութիւն, առ ուր ծշմարտութեան Աւետարանին և սասուդութեան Քրիստոսվ Քրիստեան:

Երկրորդ թուղթն ուզզեալ է առ նոյն եկեղեցին առ որս ուզզեալ էր առաջինն: Բ. թուղթին զիւթաւը նպատակն է հաստատել առաջնոյն մէջ ցուցուած վարդապետութիւնները, և յորդորել Քրիստոնեայ հաւատացեաններ, պահպիսի կեանք մը վարելու որ ամենայինի պատշաճ էր և պայել անոնց բարձր դաւանութեան և սիրոյն առ Քրիստոս:

Նախնի Քրիստոնեայք ոյնչափ կը սահսրւթեամբ չեն բնդոյիեր այս Երկրորդ թուղթը “թիֆառութեան մէծ առաքելոցն,” Պետրոսի, որչափ առաջին թուղթը: Բաւական պատճառ չկոյ. առկայն առաքեկուսելու անոր կանոնական ճսիւթեան վրայ, կամ կառկածելու թէ էր արդեք արգարե Պետրոս հեղինակ այն թըլլթյն, Բ. Պետր. Ա. 1. 18. Գ. 4: Բարգամտէ Ա. Պետր. Գ. 20 համարը Բ. Պետր. Բ. 5 համարին հետ: Հաստեղեցի նման է այս թուղթը Յուգայի թիթյուն:

Պերգամտն, զարգիս՝ Ուրկամոյ, քաղաք Միւսիս ի Փարբն Ասիտ, և

նիստ թագաւորաց որ կը կոչուէին Ալատազեան։ Այս ցեղին թագաւոր ները հաստատած էին հոն անուանի մատենադարան երկու հարիւր հազար հատոր գրոց, որ յետ նույնեւու Երկրին Հռովմայց եղու, տարուեցան Եգիպտոս կրկնարայի համար, և դրուեցան Աղեսանդրից մատենադարանը։ Ի Կերպամոն հընարաւեցաւ մագաղաթը որ յանուն քաղցկելն կը կոչուի յատիներէն բերին հնուում, յունարէն բերլունէն։ Այս նիւթէն, յաճախ կը գործածուէր և կը շնուռէր այս քաղցկը։ Պերգամոն էր տեղի ծննդեան Գալիպոսի, և կար հոն հաշակարան մեջնան Ասկղեպայ, բժշկութեան աստուծոյն որ կը պաշտուէր ի կերպարանս կենդանի օձի։ Առաքելական գարուն մէջ հոս հաստատուած էր եկեղեցի, առ որ կը խօսի Յափշաննէս ի Յայտնութեան, գլ. Ա. 11. Բ. 12. Այժմու Պէրկամայ քաղցկըն է քսան մզոն ի ծովէ, կայկոս գետոյն հիւսիսային կողմէ, և ունի երկուոտասն հազար մասկի։ Մած բրիդի մը աւերացները կը տեսնուին քաղցկըն պատող երեք լերանց բարձրագունին վրայ, և հին քաղցկէն ոչ սուկան մնացորդք կոն տակաւին։

Պերգէ, քաղցկը Պամիիւլից, Գործ. Ժ. 13. Ժ. 24. Այս քաղցկը ծավկղերեայ չէ, բայց շինուած է լիենարոս գետոյն բոլու, սակաւ ինչ հեռու գետոյն բերնէն, որ վաղուց դրուած է աւազով։ Պերգէ էր մին ի նշանաւորագոյն քաղցկաց Պամիիւլից, և երբ ոյն գաւառը բաժնուեցաւ երկու մտո, Պերգէ եղաւ մայրաքաղցկը միջ մասին, և Սիդէ միւոյն։ Մատակայ լերան մը վրայ էր Արտեմեայ, Հոյակաստ մեչեան որով մեծ անուն ստացած էր քաղցկը։

Պերսիդէ, Հռովմայեցի տիկին, առ որ ողջյու կը գրէ Պօլս, Հռովմ. Ժ. 12, և կը կոչէ դաս սիրելի։

Պէնտէկաստէ, յժաներորդ, տօն որ յիսուն օր ետքը կը կատարուէր Կիւսան ամսոյն վիշտասաններորդ օրէն, որ էր երկրորդ օր զատիր տօնին, Ղետ. Ա. 15, 16. Երբոյեցէր կը կոչէին այս տօնը "շարաթներու տօն", և

1. Պ. 22, վասն զի կը կատարուէր զատիկն եօթը շարաթն եարը։ Հրեսյք պյոտանին կը մատուցանէին զերախոյրիս ցորենի հնձոց որ այն ժամանակ կը կատարուէր, Բ. Օր. Փ. 9. 10. Մատուցուած երախոյրիք էին երկու նըւկանակ խմբեալ հաց, իւրաքանչեւրն երկու տասանորդէ նաշշւայ, այսինքն բրամակ ալեր, Ղետ. Ի. Գ. 17. Հանդերձ այս նուիրու, հրամայեալ էին նաև ուրիշ մասնաւոր զնիւր այս տօնին համար, Թուլ. Ի. Բ. 26-31.

Պէնտէկոստէի տօնն հաստատուած էր նախ, սաղպելու համար զիսրոյելացիս երթալ Աստուծոյ տաճարը, և հոն ճանչնալ անոր տէրսութեան իրենց երկրին և աշխատաթեան վըրոյ, մատուցանելով Աստուծոյ իրենց ըոլոր հնձոց երախոյրին։ Երկրորդ, յիշատակել Ամեա լեռը արուած օրէնքը Եգիպտասուէ ելցց յիսներորդ օրը, և շնորհակալ ըլլալ Աստուծոյ։ Պէնտէկոստէի օրն էր որ Հոգին Սուրբ եկաւ նախ առաքելոց և Գրիտաննեական եկեղեցւց վրայ, Գործ. Բ. 1-3. Այս տօնին, ինչպէս նաև եօթը շարաթ առաջ զատիկ տօնին, Հրէութիւնն պատիր գտաւ և միանդամոյն յաղթուեցաւ ի Գրիտոննէութենէ։ Զատկական գառն տեղի տուաւ "մեր զատիկին, Գրիտառոփ", և այն Հրէուկան տօնը որ կը յիշեցնէր օրինաց տրուիլ, եղաւ յուշարար Հոգւոյն Արբոյ հեղման "երկի ատկը գտնուուց բայր ազգերուն" վրայ, համար 5. Այս պարգեն, Հոգին սուրբ, Աւետարանին ահնեառութեան ըոլոր ժամանակին համար էր, և հզօր արգիւնքը որ յառաջ եկաւ այն տօնն՝ է գուշակ և աւելի մեծ գործերու զոր Հոգին պիտի կատարէ ի պատասխանի ազգթից։

Պիսիդիա, գաւառ փոքրուն Ասիոյ, բաժանեալ Միջերկական ծովէն Պամիիւլեաւ, առ յերամերք Տաւրոսի, և ի լեռնագաշտին որ է ի հիւսիւլոյ նորա, և կը ձգուէր Փռիւգից և ի իկայյոնիոյ մէշտեղ մինչեւ իւր մայրաքաղցկըն Անտիոք։ Պիսիդացիք, Տաւրոսի գօտոյն բնակչաց մեծագոյն մասին պէս, չէին ընդեշիանութեամբ և ընդ օրինօք, և

Պօստ քարողելով Աւետարանն Ան-
տիկը և բոլոր Գիսիդիսա, Գործ. ԺԴ
14. ԺԴ. 23, էր ի վասնզի աւազա-
կաց երեսէն, ինչպէս նաև յանկար-
ծագէտ մրրիկներէ և Հեղեղձերէ լե-
ռաց կիրճերուն մէջ, Այս նահանդին
մէջ դաշն էկեղեցիներ եօթն կամ
ուժ դար:

Պիդմէ, մին ի նախիկին մետաղաց,
որ, սոկիէն և արծաթէն ետքը, քան
զայլ մետաց աւելի կը կրի և լինի
թէլ, Այս մետաղէն և զինկէ կրչին-
ուկի իրին (Յա-է) որ է նոր գիւտ:
Պղինձ ծանութ էր նախ քան զղրչե-
ղին, Թօրէկայէն էր պղնադրոր,
Մնակ. Գ. 22. Տերըցին Գիրամ էր
ճարտարապետ պղնձայ, Գ Թագ. Է.
14. Պաղեստին ունէր առատ պղինձ,
Բ Օր. Ը. 9, և Դաւիթ ունէր բա-
զում մժերս պղնձայ ասմարին շինու-
թեան համար, Ա Մնաց. ԽԲ. 3-14.
Եզրաս, Ը. 27, կը յիշէ երկու անօթ
“մաքուր ու փայլուն և ոսկիի պէտ
պատուական պղնձէ:” Այս պղինձն
էր Աւանականապէտ ոսկերն կամ
արծաթ ախառն, կամ թերեւո եր-
կուքէն միանգամայն խառնուած,
և յարգի էր իւր գեղեցկութեան,
պնդութեան և չքնարզութեան հա-
մար, և երբեմ նախամեծար կը հա-
մարսւէր քան զոսկի: Այսպիսի խա-
ռնուրդք կը դործածուէին թերեւո փոքր
հոյելեաց համար որ կը յիշուին ի
դիրս Ելից, Ը. 8. Յօր. Լի. 18:

Պատուացի Պիրատոս, էր հնագե-
րորդ կամ վեցերորդ Հռովմայերի կա-
ռավարիչ Հրեատանի գաւառին,
յիտ պարտանաց Ալքեկոյոսի: Պի-
զատոս կարգեցաւ կառավարիչ Հրե-
ատանի յամի Տն. 26. և փոքր իւր
պաշտօնն ոյն նահանդին մէջ տար
տարի, ընդ հանրապէտնասելով կեսու-
րիս: Պիզատոս ատելի եղաւ Հրեից և
ասմարացւց միանգամայն իւր իխուտ
և անագորշյն վարչութեան համար,
Ղուկ. ԺԴ. 1, և ասմարատանու երգ
Սամարացիներէն առաջի Վ. իսեղիո-
սի, կուսակալին Ասորուց, ինկաւ
պաշտօնէն և զրկուեցաւ Հռովմէ պա-
տասխան առաջ Սամարացւց ամբա-
տանութեանն յատենի կայսեր: Ա-
նոր Հռովմ հանելէն առաջ մեռած
էր Տիբերիս կայսր, և կ'ըսուի թէ

Պիզատոս աբսորուեցաւ ի Վ. իէնա
Գաղատացւց հրամանաւ կալիգու-
լու, և եղաւ անձնառպան:

Պիզատոսի բարիքը որոշ նկարագ-
րուած է Աւետարաններուն մէջ: Երբ
Յիսուս գաւառապարտուեցաւ Հրեից
Քահանայապէտէն և ժողովէն, բեր-
ուեցաւ Պիզատոսի առջեւ, առանց
որոյ հրամանին չէր կինալ ի մահ մատ-
նուիլ: Պիզատոս տեսաւ Յիսուսի ան-
մեղաթիւնը և Հրեից չար նախան-
ձը, և ուղեց աղասել զնա: Թէպէտա
թղյլ, և ագէտ կրօնական ճշմարտու-
թեան, գիտեր փոքր ի շատու Քրիս-
տոսի բարուց առաւելութիւնը, և
գարցաւ անիբաւութիւն ընել անոր,
և ինչ որ աեսաւ Քրիստոսի վրայ՝ ևս
աւելի զօրացուցին անոր պահ զգացու-
մը, և ամէն հնարք փորձեց կակղա-
ցնելու Հրեից խստարտութիւնը: Բայց Պիզատոս չունէր հաստատու-
թիւն մտաց, ոչ արդարութեան պյն
խօրին սկզբունքը, և ոչ սրտի ուղ-
զութիւն որ հարկաւոր էր պյն դբ-
ուարութեան, ազգթելու, ուստի յետ
կրկին և կրկին ջանալոյ, Ղուկ. ԽԳ.
7, 14-20. Յովէ. ԺԲ. 1, 38. Ժթ.
4-6, 9-12, 15, ընտրեց մանաւանդ
ի մահ մատնել արդար մը քան յա-
րուցանել իրեն դէմ գանգաւառոներ,
և լինել նշաւակ քննութեան կայսեր
առջեւ: Զեռաց լուացումը ե դիրք զր
դրաւ Խաչին վրայ՝ բաւական են զա-
տապարտել զնա: Հաւանական է թէ
պյն գաւանամեջն վրայ մանր տեղե-
կութիւն գրեց Պիզատոս Տիբեր կայ-
սեր, Ղամինի հարք կը յիշն պղնափսի
դրւած մը որ ասրածուած էր պյն
ժամանակ: Բայց “Պիզատոսի գործը,”
կոչուած գիրը որ հիմա կայ, յետին
ժամանակի դործ է: Հռովմայեցի
պատմիչն Տակիտոս, Քրիստոնէից վե-
րայ խօսելով կ'ըսէ: “Այս աղանդին
գլխաւորն էր Քրիստոս, որ սպան-
ուեցաւ իրեն մոհապարտ ի թագա-
ւորութեան Տիբերի, առ Պինացւով
Պիզատոսի:”

Պանտոս, Ճ-Ն, հիւսիւսոյին արե-
ւելեան նահանդ Փոքրուն Ասիոյ, ու-
նէր սահման ի հիւսիսոյ զԵւքմիստ
(Ան. ծով), յարկմանից զիտզատիա
և զափզագոնիա, ի հարաւոյ զկա-
պադովիտ և Հոյսասանի մէկ մա-

որ, և յարելից՝ զկողքիս։ Պոնտոսի հակառան կը հասավարուէր թագաւորաց, և ի ծայր բարգաւաճման հասաւաւ առ Մեծաւ Միհրդատաւ, որ երկար ատեն և մեծ քաջութեամբ կառւեցաւ Հռովմայեցաւ հետ, բայց հուսկ յետոյ յաղթաւեցաւ Պամպէոս։ Յետ այնորիկ Պոնտոս եղաւ նահանգ Հեռավորէական պետութեան։ Ստրաբոն աշխարհագիր ծնած էր Ալմափա, որ էր մայրագաղաք Պոնտոսի. և նոհանգին գլխաւոր քաղաքներէն մին, Տրապիզոն, գեռ ծաղկեալ քաղպը է։ Հասա Հրեաներ կը բնակէին այս երկիրը, և ժամանակ ժամանակ կ'երթային Երրուսացէմ տօնի համար, Գործ. Բ. 9. Բարեպաշտն Ակիւզաւ էր ի ծնէ Պոնտացի, Գործ. ԺԲ. 2. Աւետարանը անկաւեցաւ հոն շատ կանութ, Ա. Պետ. Ա. 1.։

Պոնտիկ, կին խառնագնաց, Առակ. Իթ. 3, օրինակ կռապաշտ աղբաց և քաղաքաց, Եռ. Ա. 21. Եզեկ. ԺԶ. Նաւ. Գ. 4. Առ Հրեայս պոռակիկ կանայք ընդհանրապէս օտարական էին, աստի է՝ «օտար կին» անունը։ Պոնտիկներն շատ անզան կռոց ուսուիրեալ էին, և անոնց պղծութեալներ գործ կրօնական պաշտաման, Թուլ. ԽԵ. 1-5. Ուս. Գ. 14, գործ՝ զդր Արտօնւթյու տան մէջ կատարել խստիւ արգելեալ էր, Բ. Օր. ԻԳ. 18.

Պոնտեկութիւն. Այս բառը կը գործածուի Եսուրը Գրոց մէջ ոչ միայն այն պիղծ խառնակութեան համար զոր կը կատարէին ամսւրի արք ընդամուրի կանայք, այսի կռապաշտաւթեան և ամէն տեսան անհաւատարմութեան համար։ Եզեկիէլ, ժօկ, կը նմտնցնէ Հրեական եկեղեցին աղջիկ աղող մը որ ի չափ հասնելով կը կապուի սիխուի ընդ Եհովայի, ինչպէս կին ընդ առն։ Երբ այս եկեղեցին դրելով ուխտին կ'երթայ կռոց ետեւէն, յիրաւի կը յանդիմանուի իրերւ շնացող և պոռնիկ, Երեմ. Բ. 20. Գ. 8, 9. Ուս. Գ. 1. Շնութիւն և պոռնկութիւն կը գործածուին մին փոխանակ միւսոյն։ Թէ՛ Հին և թէ՛ Նոր կտակարանը կը դատապարտէ ամէն անսրբութիւն և պոռնկութիւն, թէ մարմաւորն և թէ հոգեւորը, զորօրինակ կռապաշտութիւն, ուրա-

ցութիւն, հերձուած և անհաւատաւթիւն։ Տես Շնութիւն։




ՊԱԿՐ ԵՒ ԹԱԴՐ ՆԱԽՆԱԾ

Պատկ եւ թագ։ Երրոյեցին ունի երիս բառ որ կը թարգմանանուի պըսակ կամ թագ, Մին կը նշանակէ գլխադիր, որպիսի են շիզդ, ապարօշ, խոյր, արտափոյր, ծաղկեայ պըսակ, պյալքին հանդերձ։ Միւռն է ըսուն թագաւորաց թագը։ Առաջինն էր լոկ երիզ կամ ժապաւեն շուրջ զգիբով, պէս պէս զարդարեալ։ Նորդ ամուսնացեալք, թէ փեռայն և թէ հարսն, կը պատկուէին իրենց ամուսնութեան օրը, Երդ. Գ. 11. Եզեկ. ԺԶ. 12. Թագաւորաց պակին էր երբեմն սպիտակ ժապաւեն որ կը կապուէր ճակատը, և ծայրերը կ'կյանային ետին ծոծրակին վրայ։ կամ էր հիւսուած սոկեթէլ ընդելուզեալ ակամք։ Հրեկ քահանապատեան թագն էր թիթեղի կամ ժապաւեն կապուտակեայ վերջաւորօք ի դյայ յակնիթի, Ել. ԻԸ. 36. ԼԹ. 30. Երբեմն զուտ ոսկէ կը շինուէր թագը, զոր կը գնէին թագաւորը, Բ. Մնաց. ԻԳ. 11. մահաւանդ երբ պատերազմի կ'երթային, Բ. Թագ. Ա. 10. ԺԲ. 30. Թագ կը գնէին նաև կանայք թագաւորաց, Եսթ. Բ. 17. Թագը նշան է պատուցի, իշխանաթեան, և յաւիտենական կինաց,

Առակ. ԺԲ. 4. Ողբ. Ե. 16. Ա. Գետր.
Ե. 4. Պասկ կը տրուէր յազթողաց
Յունաց խաղերուն մէջ, որ ստեղ կը
յիշուին ի թուղթու, և Տիմ. Դ. 7, 8:
Պատողէմայիս. Տես Ակքավ.

Պրատ. Տես երես 463:

Պրիսկիզա, Լուսէ, կին Ակիւզա-
սոյ: Տես Ակիւզա:



Պրտու, կամ պաղիրսոս, եղէքն
որ կը բուսնի ի խաղս Նեղոսի, ճար-
ճախուտ տեղեր, Յոր. Ը. 11, և կը
բարձրահայ մինչեւ Երկուտասան կամ
հնդկուտասան ոտք: Բաւը դիւրաթէք
է ուստի և յարմար իբր առ իիս
Տիւտուելու, ինչպէս յայտնի է պր-
տուելքն առպաններէն Խլ. Բ. 3, օ,
նաև մեծամեծ ամաններէն, Խօ. ԺԲ.
2, որ կը շինուէին այս տունին: Պր-
տուելքն նաւակներ յանախ էին
յիգիպտոս: Այսպիսի նաւակներ ի-
րենց թէթւութեան և փարկութեան
համար կը լուղային ջրոյ վրոյ մեծ արա-
գութեամբ, և դիւրներ եր նաւափա-
րաց շալակու առնոնք երբ
քարուտ տեղերէ կամ յօվէժներէ պի-
տի անցնելին: Այս առնելին ներբին
կեղեն հարթելով և իրարս կցելով

կը գործածէին իրբ թուզթ, իսկ
ծուծը կ'ուտուէր երրեմ: Տես Դիբք:
Պողոս, Հեթանոսաց անուննի
առքեալ, նաև Ասղոս կոչուած որ
Երրայիցերէն անուն է: Առաջին ան-
գամ Պողոս կը կոչուի ի Գործս առա-
քելոց, ԺԳ. 9, և, ինչպէս կը կար-
ծեն ոմանք, Ասղոս առաւ այս Հռով-
մէական անունն ըստ յանախ սովո-
րութեան Հրէից օտար երիբներու
մէջ, կամ ի պատի Մերգիսոր Պո-
ղոսի, Համար 7, իւր բարեկամին որ
կանուի գարձաւ ի հաւատս: Բայց
այս երկու անունն ևս թէեր ուներ
Պողոս ի մանկութենէ: Պողոս ծնած
էր ի Տարսոն կիլիկիցոց, և ժառան-
գած էր Հօրմէն Հռովմէական քաղա-
քացութեան իրաւունք: Մնողք նորա
էին թէնիամինք ցեղէն, և կրթած էին
իրենց որդեակին իրբև Կ'իրայիցի Եր-
րայիցիներէն Փիլ. 5: Տարսոն ան-
ուսնի էր ուսմամբ և կրթութեամբ,
և ատրակոյս չկայ թէ Պողոս օգուտ
քաղած էր այնպիսի քաղաքի մէջ իրեն
ընծայուած գեղեցիկ պատեհութե-
նէն: Երր զարգացաւ հասակու, զըր-
կուեցաւ Երուսաղէմ յառաջ առ-
նել իւր գտոտիարակութիւնն առ-
ուսո Գամաղիելի, որ այն գարուն
մէջ քան զայլ զարգացեաւ Հրէից
անուանի և ողջամիտ էր: Զերեկի
թէ Պողոս Երուսաղէմ գտնուեցաւ,
մինչ Քրիստոս կը կատարէր իւր պաշ-
տոնը: և Թէրեն Տարսոն գարնալին
ետքը սորվեցաւ իորանակարութեան
արուեստն ըստ ընդհանուր սովորու-
թեան Հրէից և սա սկզբան համե-
մատ, թէ “Ով որ օգտակար ար-
ուեստ մը չի սորվեցներ իր որդւոյն,
կը սորվեցն անոր գողանալ”, Գործ.
ԺԲ. 3. Ի. 34. Բ թես. Գ. 8:

Ցես այսորիկ կը գտնենք զՊօղոս
յԵրուսաղէմ, իրը Երեսնամենի, սի-
րելի շինուէին գլխաւորաց ազգին: Պո-
ղոս յեծ օգուտ քաղած էր Գամա-
ղիելի կրթութիւնն: Եղաւ օրէնսդէտ,
անձնատուր իրատու և հրահանգաց
Փարիսեցոց աղանդոյն, Զերմ պաշտ-
պան Հրէւթեան, և ուներիմ թրշ-
նամի Քրիստոնէութեան, Գործ. Ը.
3. ԽԶ. 9-11: Յետ հրաշալիք գարձին,
զոր երիցա կը պատու կը պարձին,
ին. ԽԶ. 3. Քրիստոս էր նմա ամենայն

յամենայինի : Քրիստոս յայտնուեցաւ անոր հոգւղին ի Դամասկոս , Գործ . իջ . 15. Ա կորնթ . Ժի . 8. , և Պօղոս իւր բոլոր սիրաը , և Հոգին , միտքը , զօրութիւնը և կարողութիւնը տուաւ Քրիստոսի , և այնուհետեւ կենազ և մահուամբ եղաւ : “Մասուց Յիսոսուի Քրիստոսի ” իւր եռանդուն և գործունեայ մտաց բոլոր զօրութիւնը նուիրեց պաշտպանութեան և տարածման Քրիստոսի աւետարանին , մանաւանդ հեթանոսաց մէջ : Պօղոս , ինչպէս կը տեսնուի , յստակ և քաջ գիտելով Քրիստոնէութեան մաքուր և բարձր ոգին , յանաց անիման պահէլ անոր պաշտօնը և ազդեցութիւնը մարդոց բարուց և վարուց վրայ , ուստի և հրեական պաշտաման ծէսերը և արարողութիւնները մնւանելու դէմ կեցաւ , թէպէտ այսու նշաւակ կացյց զինք իւր հայրենակցաց ատելութեան և նենդութեանը : Ամբառատանուելով ի Հրէից , երկար բանտարկութիւններ կրեց Հռովմայեցի գատաւորներէն , և յետ մեալց երկու տարի և աւելի և ի բանուի կե . սարիս քաղաքը , զրկուեցաւ ի Հռովմ գատաւելու , վասնի ինք բողոքած էր կայսեր : Ինչ որ հնի եկեղեցական մատենագիրը կը պատմին Պօղոսի վրայ անոր Հռովմ երթալէն եռքը , բոլորովին սայդ չէ : Բայց և այնպէս Քրիստոնէութեան նախիին դարերուն մէջ առ հասարակ ընդունուած կարծիք էր թէ առաքեալն , յետ երկամեայ բանտարկութեան ի Հռովմ , արձակուեցաւ , բայց յետոյ միւսանդամ գամ գալով ի Հռովմ նորէն բանտարկուեցաւ և սպանուեցաւ հրամանաւ Ներսնի :

Կ'երեկի թէ Պօղոս հմուտ էր իւր գարսոն Հրեական ուսմանց , հմուտ էր նաև Յունարկէն զգրութեան , ինչպէս կը տեսնուի անոր տեղեկութեան Յոյն լեզուին , փիլիսոփայից հետ սաեկ վէճներէն , և վիշյութիւններէն դրս կը բերէ Յոյն բանաստեղծներէն , Արաւատու , Գործ . Ժի . 28. Մենանդրէ , Ա կորնթ . Ժի . 33. , և յեպիմենիդեայ , Տիտ . Ա . 12 : Բայց և այնպէս հաւանական չէ թէ Պօղոս առաջ էր մասնաւոր Յունական գատարակութիւն . Բայց ի վեր քան

զամենայն ինչ քաջ ըրբանած էր Պօղոս Քրիստոնէական կրօնից սիեղերական նպատակի և հոգեկոր բնութիւնը , ինչպէս նաև անոր սրբարար և ազնուացուցիչ ազդեցութիւնը միամիտ հաւատացելոց սրբին և բարուց վրայ . Նշի իսկ Փրէչէն առաջ էր ընդհանուր սիրոյ բոցը , և առ գաղաքարը թէ Քրիստոսով փրկութիւնը բոլոր մարդկային ազգին համար է , Գաղ . Ա . 12 : Այսու առաքելոց և վարդապետաց մեծագոյն մասն յարեալ էր Հրէութեան , և Հրէական կրօնից ծէսերուն , արարողութիւններուն և վարդապետութեանց , և կը համարէր թէ Քրիստոնէութիւնը պարտէր պատուատի Ծին բնորդի վրայ , սր նոր ստերն իւր վրայ կրելու համար էր և պիտի մնար : Պօղոս կը թուր իլնել մին անսնոցմէ որ նախի և առաջ բարձրացան այս անձուկ գաղափարէն վեր , և նկատեցին Քրիստոնէութիւններ , ին բնորդի վրայ Ամովական օրինաց լուծը , Պօղոսի կորհուրդն էր քակել միջնորմը որ ի մէջ Հրէից և հեթանուաց , և ցուցնել թէ ամէնքը “մի Եին ի Քրիստոս” . Առ այս կը նոյէր “օգոսի բոլոր ջանքը , և եռանդ վարելով այս նպաստակ , շվարանեցաւ յանդիմնել զՊետրոս անգամ որ լաւագոյն կը համարէր առ ժամանակ մի զիջնենել հրեականիներուն : Պօղոս պյազէտ հակառակելով նախապաշտրմնց ազգին , իւր կեանքը դրաւ ի վասնգի : Արդարեանոր հնգամեայ բանտարկութիւնն , յերսուաղէմ , ի կեսարիս և ի Հռովմ , յառաջ եկաւ գլխաւորապէս այս պատճառէն :

Հետեւեալ ժամանակագրական տափական ուսման ուր կը ցուցուին գլխաւոր դէպք կ'ենաց Պօղոսի , կրնայ գիւրութիւն առ անսնց որ կ'ուզին գիտնալ և քննել որբազնն պատմութեան այս կարեսոր մնար : Հուկի , Լարտոնիք , Գոնիպէրի և Հաւորնի այլնալլ ժամանակագրութիւնը հոս կը տեսնուին միանգամայն . և այսպէս ասիտակէն կը տեսնուին ոչ

միսյն այն կետերն յորս միարան են
ժամանակադիրք, այլ և կը հասկըց-
ուի թէ յայսմ մասին կատարեալ
սառցաւթեան հասնել անհնար է:

Հ Յ Ն
Հ Յ Ն
Հ Յ Ն

Պօղոսի դարձը, Գործ.
թ. Տերերի 21երորդ տա-
րին. Ա. Տ. 36 36 36
Պօղոս կ'երթայ Արա-
բիա, և կը դառնայ Դա-
մասկոս, Գաղ. Ա. 17. և
Երրորդ տարին գախչերով
Դամասկոսէ, այցելութիւն
Կ'ընէ Երուսաղեմի, Գործ.
թ. 23-26. Ա. Տ. 39 39 38

Երուսաղեմէ կ'երթայ ի
Տարսոս, Գործ. թ. 30, և
յետ բազմաւեայ աշխա-
տանաց ի կելիկիա և յԱ-
սորիս, Գաղ. Ա. 21, և
ինչպէս կը կարծուի, յետ
կրելս այն նեղութեանց
մեծ մասը որ կը յիշաւին
թ կարնթ. ԺԱ. 24-26,
կ'երթայ ընդ Բառնաբայ
յԱնաբուց Ասորոց, Գործ.
ԺԱ. 25, 26, ուր կ'աշխա-
տի նոյն տարին. Ա. Տ. 44 43 44

Անտերք քաղաքէն զըր-
կուեցաւ հանգերձ Բառ-
նաբաւ, յԵրուսաղէմ. Ա. Մ.
Եր Երրորդ այցելութիւն
Պօղոսի յԵրուսաղէմ, ուր
տարաւ հաւատացելց նը-
պատը սպիրոց համար, և
դարձաւ նորէն յԱնաբուց,
Գործ. ԺԱ. 30. Ա. Տ. 45 44 45

Պօղոս ըրաւ իւր տառ-
ջին առաքելակոն մեծ շըր-
ջանն յԱնաբուց ի կեղ-
րոս, յԱնաբուց Պիտիեայ,
յԼիկոնիոն, ի լիւստրէ և
ի Դերրէ. և դարձաւ նոյն
աեղերէն և Ատաղիայէ
յԱնաբուց, Գործ. ԺԳ. 14.
Պօղոսի այս ուղեգնացու-
թիւնը աեւեց Երաւ տա-
րի, սկսելով յԱմէ Տն. — 45 48
Երրորդ այցելութիւն Պօ-
ղոսի յԵրուսաղէմ հան-
գերձ Բառնաբաւ, Թլիտ-

առութեան և ուրիշ իշնդ-
րոց վեսյ իորհուրդ հարցը-
նելու, և դարձաւ Պօղոս
վերանի յԱնաբուց, Գործ.

ԺԵ. 2-30. Ա. Տն. 53 50 50

Երկրորդ առաքելակոն
շրջան Պօղոսի յԱնաբուց այ,

ընդ կիրիկիա, Գերբէ, և
Լիւստրէ, Փափւգիա, Գա-

ղատիա, Տրյա, Նեապո-
լիս, Փիլիպիփէ, Թեսադր-

նիկէ, թերէտ, ընդ Աթէնս
և ընդ Կորնթոս, Գործ.

ԺԵ. 33 մինչեւ ԺԸ. 1, ուր
գտաւ վԱնիւղաս. Ա. Տն. 54 51 52

Ցետ ութեատան տմիս
մալց ի կորնթոս, կընէ

Պօղոս իւր չորրորդ պյցե-
լլութիւնն յԵրուսաղէմ,

Քերելով առ կինքրաւ, Ե-
փեռոսի և առ կեսարեաւ,

և կը դառնայ յԱնաբուց,
Գործ. ԺԸ. 11-22. Ա. Տն. 56 — 54

Երրորդ առաքելակոն
շրջան Պօղոսի ընդ Գաղա-

տիա և ընդ Փափւգիա, և
կու գայ յԵփեռոս, Գործ.

ԺԸ. 1. Ա. Տն. 57 53 54

Ցետ Ցետ յԵփեռոս Եր-
կու տարի, կ'երթայ ի կո-
րնթոս ընդ Տրյա և Մա-

կեղանիս, Գործ. Ի. 1. 1.
Ա. Տն. 59 56 57

Հինգերորդ պյցելութիւն

Պօղոսի յԵրուսաղէմ ի կո-
րնթոսէ, հանգիպելով Փի-

լլուպէ, Տրյա, Միկետոս,
Տիւրոս, Պաղպամյիս և կե-

սարիա, Գործ. Ի. 3 մինչեւ

Ի. Ա. 15. Ա. Տն. 60 58 58

Ցետ Երկամեայ Բառնաբար-

կութեան յԵրուսաղէմ և
ի կեսարիա, կը հաւարիէ

ի Անդոնէ, առ Մեռաւ և
առ Գեղեցիկ կոչուած հա-

ւահանգուաիւ, ևն, մինչեւ

ի Մալթա, ուրնաւարեկե-
ցու. ի գարնան մեկնեցաւ

Երթաւ ի Հոռմմ, Գործ.

Ի. Ա. 17 մինչեւ ԻԸ. 16. Ա.

Տն. 63 61 61

Երկամեայ բառնաբարիւ-
թիւն ի Հոռմմ և արձա-

կուրդ. Գործ. իլ. 30. Ա. Տն. 65 63 63

Յետ աշխատելոյ, ինչ-
պէս ումանք կը կարծեն, ի
Սպանիա, Հռովմ. Ժ.Ե. 24.
28, նաև յեփեսոս, ի Մա-
կեդոնիա, Ա. Տիմ. Ա. 3, ի
Կրետ, Տիմ. Ա. 5, ի Փոքրի
Ասիա, Բ. Տիմ. Ա. 15, և ի
Նիկոպոլիս, Տիմ. Գ. 13,
կը գտնուի դարձեալ կապ-
եալ ի Հռովմ, ու բախու-
թեամբ սպասելով մարտի-
րութեան, գրիթէ միզյ-
նակ, Բ. Տիմ. Բ. 9. Դ. 6-18.

Ա. Տն. 65 68

Արբայն Պօղոսի այլեւայլ ճանապար-
հառութիւններն, որոց շատը հետի
եղած են, պէտք է տեսնել աշխար-
հացուցի վրայ, նայելով միանդամայն
Գործոց առարկելոց ասուածազդե-
ցիկ պատմութեան, և նշյն իսկ Պօ-
ղոսի սրտառուչ նկարագրութեան
իւր աշխատութեանց վրայ, Բ. Կորնթ.
Ժ.Ա. 23-29, թէպէտ այն աշխատու-
թեանց կէտ անգամ յիշուած չէ:
իւր կը նկատենք այնափ գտաւառ-
ներն ընդ որու անցաւ Պօղոսի և յորս
քարոզեց, այնափ մարդիկ զոր դար-
ձուց ի հաւատու, եկեղեցիները զորս
հիմնեց, վիշտ, վտանգ և նեղու-
թիւնը որոց սարաւ, հրաշքները զորս
գործեց, յայտնութիւնները զորս ըն-
դունեցաւ, ճառեր, քարոզներ և նա-
մաններ որովք մեծ յաջողութեամբ
մեկնեց և պաշտպանեց Քրիստոնէու-
թիւնը, անշափ բարեր զոր պարգե-
ւեց Աստուած ձեռամբ Պօղոսի, ա-
նոր գիւցազնական կեանքը և մար-
տիրուական մահը, երբ, կ'ըսնիք,
կը նկատենք այս ամէնը, ոչ ապա-
քէն հյայակառ և զարմանալի կը թուի
մեզ Պօղոս:

Պօղոսի բարուց և հանգամանաց
գեղեցիկ նկարագիր են անոր թաղ-
թերն, որովք, ինչպէս կ'ըսէ Ռուկ-
սերան, Պօղոս Կ'ապրի տակաւին
ի բերան մարդկան ընդ ամենայն
աշխարհ: Այն թուղթերով օր-
նուած են ոչ միայն Պօղոսի ձեռա-
րձուզներն ի Քրիստոնէութիւն,
ոչ և բոլոր հաւատացեալք մինչեւ
ցայսօր, և պիտի օր հնուին նաև բո-

լըր սուրբք որ դեռ պիտի գան յաշ-
խարհ մ. նշէն ի միւսանգամ գալուստ-
արն Քրիստոսի: Այն համակիներուն
մէջ կը տեսնենք ի ընէ իսուսքարարն
և ցաւկուր փոխելով առաքինի Քրիս-
տոնեայ, անվեհեր, անշողդոզդ, խո-
հուն, մարդասէր, չեզ, մեծանձն,
հայրենասէր, անձնուրաց, ազնուա-
մատ և գժած ընող ասուածածոյին
զօրութիւն մը:

Պօղոսի թուղթերը: Նոր կտակա-
րաննին մէջ կան չորկրտասան թուղթք
որ շնդհանրապէս կ'ընծայուին Պօղո-
սի, սկսեալ առ Հռովմայեցիս թուղ-
թէն մինչեւ առ Երրայլեցիս գրւած
թուղթը: Առաջին երկբատասն թը զ-
թոց համար վէճ կամ կասկած ե-
լի է երբէք. իսկ վերջնայն համար
շատ մարդիկ, ևս և բարեկացացք,
երկրպայած են թէ և արդարե Պօղո-
սի, թէպէտ քննչաց մեծ մասին գա-
տասատանն այն է թէ արգարե Պօ-
ղոս էր հեղինակ թզթոյն առ Եր-
րայլեցիս: Պօղոսի թուղթերն, յորս
Քրիստոնէութեան սկզբունք ցուց-
ուած են ամէն ժամանակի, ամէն
տեսակ բարուց տէր և ամէն ման-
կի մարդոց, Քրիստոնէական կրօնից
նախին գրուածոց կարերագ զններէն
են, թող որ միանդամայն ասուած-
ծային ազգեցութեամբ գրւած են.
և թէպէտ կը թուկ թէ գրւած են
առանց մասնաւոր իսորհրդոյ, և են
մանաւանդ թէլադրեալ մեծաւ մա-
սամբ յանկարծ ագէպ պարագաներէ
և առօ ամանահեայ ծանօթութիւն-
ներէ, ունին սակայն յինքեան ա-
ռաքելոյն մնաց մեծ և չքնազ կի-
քը, այն մնաց որ մաքրուած, բարձ-
րացած և զօրացած էր ազգեցու-
թեամբ Հոգւայն Արքոյ:

Պօղոսի թուղթերուն հետեւալ
կարգն է բառ Լարտիների, իւրա-
քանչիւր թզթոյ գրւածեան աեղովէ
և թուականուով.

Թուղթք Տեղիք Ա. Տն.
Առ. Թեռ. Ա. Լորնթոս 52
Առ. Թեռ. Բ. 52
Առ. Գաղ. Լորնթոս կամ
Եփեսոս գէպ ի վերջ 52 ին
կամ ի սկզբան 53 ին
Առ. Լորնթ. Ա. Եփեսոս
ի սկզբան 56 ին

- Առ Տիմոֆ. Ա. Մակեդոնիս 56
 Առ Տիտոս " կամ մատ
 անդր, մերձ ի զերջ 56 ին
 Առ Կորնթ. Բ. Մակեդոնիս
 իբր ի հակ. 57
 Առ Հռովմ: Կորնթոս
 իբր ի փետր. 58
 Առ Եփես. Հռովմ:
 իբր յապրիի 61
 Առ Տիմոֆ. Բ. " իբրի մայիսի 61
 Առ Փիլիպուցիս " յառաջ քան
 զերջ 62 ին
 Առ Կողոսացիս " " " 62 ին
 Առ Փիլիմոն " " " 62 ին
 Առ Երրոյթեցիս " ի գարնան 63 ին
 Հուկի կարգը քիչ մը տարրեր է,
 և սմանք ի քննչոց որ կը կարծեն թէ
 Պօղոս արձակուելով առաջին բան-
 տարկութենեն ապրեցաւ մինչև ի
 գարուն ամի Տն. 68, առ Երրոյթ-
 ցիս, առ Տիմոթէսո Ա., առ Տիտոս
 և առ Տիմոթէսո Բ. թուղթերը կը
 դնեն գրուած Պօղոսի կենաց վերջին
 ապրին: Տես Տիմոքես:



Պրաս, տունկ կոճղեզով, նման
 սոխ: իսրայելացիք արանջեցին ա-
 նապատին մէջ թէ համ շունէր մա-
 նահան, և կ'ըջացին իշխառոսի սոխն
 ու պրասը, թու. ԺԱ. 5: Հասէլ-
 քրուիստ կ'ըսէ թէ իսրայելացիք կը
 տենչացին աւնենալ էորբոր կամ պր-
 րաս, վասն զի այս տունկն ի վաղուց
 հետէ կը մշակուեր յԵիպտոս:

Զ

Զայլամ, մեծագոյնն ի թալունս,
 և իբր օղակ որ կը կապէ հաւուց ցեղն



ընդ շորջոտանիս, ըստ Պարսից, Ա-
 րաբացւոց և Յունաց "ուղտահաւ",
 ի բնիկ չոր և տօթակէզ անապա-
 տին Ագրիկէի և Արեմեան Ասիդ:
 Գորշագոյն ջայլեամն է եօթն ուղք
 բարձր, և վիզը երեք ուղք երկայն.
 կըսուելով կու գայ իբր 30 քաշ,
 և ունի բաւական զօրութիւն երկու
 մարդ տանելու իբրէ գրասա: Միւս
 տեսակը որպէ թէերն են ու փայ-
 լուն և տառնել՝ ոպիտակ, լինի եր-
 բեմն տասն ուղք բարձր: Գեղեցիկ
 գիտուրներն որ մեծագին են կ'ա-
 նուին թէերէն, իբր քանի իւրա-
 քանչիւր թէեւ: տասն գիտուրներն
 են ընդհանրապէս ընկետալ և մաշ-
 եալ: Արունքը և թէերուն տակը
 լիրէն, իսկ վիզը ծածկուածէ անօր
 և անդայոյ աղուամազիւ:

Զայլեման մարմնոյն ծանրութիւնը,
 և թէերուն մեծութիւնը և կազմու-
 թիւնը կը ցուցնեն թէ պյս անառունն
 տանդոււած է վազելու մանաւանդ
 քան թաշէլու:

Զայլեման նկարագրուած է ի գիրս
 Յորպայ, Գլ. Լթ. 13-18. Լ. 29. Երեմ.
 Ե. 39, Ես. ԺԳ. 21. Լի. 13, ԽԳ.
 20. Միւս. Ա. 8: Այս և ուրիշ տե-
 ղեր ի Սուրբ Գիրո կը նկարագրուի
 իբրեւ թռչուն անապատական: Ի ինէ,
 անընդել և երկշառ է, բայց երբեմն,
 մահաւանդ երբ անօթի է, բոյց ուզ-
 ման ի շնուն և կ'ապակնէ արտեր.
 բայց ընդհանրապէս կը ընակի անա-
 պատներու խորը երամովին կամ սո-
 կաւ ընկերօք, և կամ ընտաներար
 իտառնուելով իշավայրաց, և ուրիշ
 վայրի երեսց հետ: Զայլեման կերա-

կուրն է ընդհանրապես նուազ և աղքատ, անապատի տունկեր որ "ընդ բուօնին կը թառամին." Կ'ուտէ նաև խզունջ, միջաներ և ոյլ և այլ սոզուններ, քանզի որկորեայ և շտափեր է, և շատ հառարակ և կարծրագոյն նիւթերն անդամ" կը լսիէ: Յու կը յիշ մահաւանդ ջայիման արագութեւնը, "Զինու անոր վրայ հեծնող ծաղր կ'ընէ": Այսպէս Քոնոփն, պատմիչ վարուց կիրքս սի կ'ընէ Արաբիոյ ջայլեմանց համար թէ ոչ ոք կրնայ հանիլ անմանց, և հեծեալ որորդը խրեալ և յաւահաս արագ արագ ետ կը դաւանայ որուն: Մենեկալ գացող ծահապարհորդ մը կը գրէ այսպէս: "Ջայլեմը կը լողէ, բայց եթէ քիչ մը գրգռում, կը հանայ թեւեր որդու թէ հովի պիտի ծեծէ, և երբեք սուրալզ կ'երթայ պիտի արագութեամբ որ կարծես թէ երկրակիո չէ: Կարծեմ թէ շատ հեռու իր ետին պիտի թողու Անդղեական թեթեագոյննժողոն անգամ":

Աւազին մէջ բոլըրակ բայն մը կը փորէ իրեն համար, և կ'ածէ շատ ձու, յորոց զոմնա կը դնէ բայնէն գուրս կիրակիլու համար նորածին ձագերը: Եթ ջայլեամն, արեգտկան օգնութեամբ ընդ հառարակածիւ, և զով գիշերներ՝ իւր արս ընկերին հետ, կը թիսէ ձուերը, և երկշոտութիւնն այն առտիճան է, որ ի մերձենալ գտանգին, խոյ կու առյ բունէն, և ինչպէս կ'ընէ շաւ, "լի մասնայ ձուերը համ գորբիկ ձագունքը, առ սր թերես չի գտանար երեք, կամ եթէ գտանայ եռ, շատ ուշ, պիտի որ չի կրնար կիսամեռը կազդուրել, նա թերես կենդանի անգամ չի գտնէ ին գտներ զանանք: Արաբացիք երբեմ ամբողջ բայներ կը գտնեն իի ձուզը: Զուերէն սմանք քաղցր են և ուտելի, պյուք փուտ և ապականետ: Երբեմ կը կտնեն նաև ձագեր ոչ աւելի մեծ քան հաւու պարեեալ, անօթիք, ցիր և ցան և ի հեծեանս, իրենց մօրմէն զրկուած որբերու պէս: Ուստի ջայլեման համար յիրաւի կ'ըսուի թէ: Անիկան անգութ է իր ձագերուն իրենը չեղածներու պէս: զանսնէ պիտի եր-

կար թիսելն և անսնց վրայ հսկելն ետքը, 'իր աշխատութիւնը դատարկ ելլեւուն վախ շանի,' և ոչ իսկ կը հսդայ թէ ինչ պիտի ըլլան անոնք յետպի: Ջայլեման դշովն գործն յիշուած է նաև յողբ: Դ. 3. 'իմ ժողովաւրդիս ազջիկը անապատի ջայլեման պէս անգութ ելլաւ, 'ոյզինքն, թողովի իւր բուն զաւկըները, և ընդունելով փոխանակ նոցա սուարներ':

Երբ ջայլեամը կը դրդուսի, երբեմ կատաղի և զայրագին ձայնով կը սուլէ, կոկողավիզ և ըերանաբաց: Երբեմ հեծութեամբ և ողբածոյն կը գոչէ: իսկ արան գիշերները կը հայածէ գարանակալ թշնամին մանձամբ որ երբեմ կը հարծուի առեւծու մանջիւն, Միք. Ա. 8:

Չուրակ: Տես Երաժշտուարիս:

Չուր: Տես Գուր և Զբար: Աւեսոյեայ, Լ. Ե. 7, "իրշակոհար երկիր թարգմանուած Երաժշտերէն բառը որ 'լի պիտի գառնայ, ' միենցին բառն է որ Արաբերէն կը նշանակէ առ աչօք տեսիլ, պյունքն պատրզական երկայթ սրով տօւագին և անջաւր անապատներու մէջ ճահապարհորդուզքը կը կարծեն տեսնել մեծանիստ ծովակներ և զուրերու հեղեղներ: կը թուի թէ կը նշանքնեն ալեաց զբօսանիք, և թէ բարձր ծառեր կը շարժին ջուրին եղերը զոփացին զեփիւաներէ: բլւրը դալարագեղք և տունք և քաղաքորմք կը կանգնին անսնց ալաց առջին, և յետո կ'ընկրկին՝ որշափ յասազ կ'երթան անապարհորդ, և հուսկ երբեմ հեծեանս կ'անհետանան ջերմ գուրշւոյն մէջ: Բայց ոչ պիտի ուն բարիք Աւեսուարանին: տառնք չեն զատիք և իստրուսիկ, պյու ծշմարիտ ջուրը բղիւեալ ի կեանս յաւիտենից, Ես. Են. 7. Յոհ. Դ. 14. Ցայտ. Ի. 1. Տես և Ես. Խթ. 8. Երեմ. Ժի. 18:

Զբանեզն, համաշխարհական հեղեղը որ զրիւեցաւ երկրի վայ առնյիւթ, և յորմէ ութ անձինք միոյն ապրեցան: Մավսիսի պատմութիւնն զջչեղեղէն՝ յիշուած է ի զիրս Մննդոց, Գլ. Զ. — Բ. Տ. Տես և Տապան Նոյայ: Մարգոց մեջքը եղաւ

պատճառ զբհեղեղին, և մեկնաց մնադյոյն մասը միաբան կը դնեն այս դեպքը, յամի սահեղեման աշխարհի 1656, կամ 2348 ամք յուռաջ քան դրի: Յետ ժակելց գրան ասպանին անոնց վրայ որ զիտի փրկուէրն այս պատճառին, զբհեղեղն սկսաւ: Անձրէք աեղացին քառառուն օր, “մնծ անդունդին բոլը ազգիւրները ճեղուցեցն, ու երկնից պատուհանները բացուցեցն:” Բոլը մարդիկ և ամէն կենդանի կորուցան, բոլը միայն նշյ և որ անոր հետ էին ազատեցան: Հինգ ամիս ջուրերը բարձրացան առկաւ, և հասան մինչև հնգետասան կանգուն ի վերոյ քան զբարձրադյոյն մերանց գագաթունու ուր կրնար մարդ գտնել պատուան: “անձզը սկիտին կը պատեր շնորջ զերկեր:” Հուսկ յետոյ ջուրերն սկսուն նուազվի, դլուկի լեռանց երեւցան, և տապանը նոտաւ Արարատ լերտն վրայ: Յետ օրոյ նշյ սովունդ քառառուն օր ևս, կամեցաւ գիտանալ թէ ինչպէս եր երկրիս երեսն՝ արձակելով ագռաւ մը, և ապա երկից, եօթնեակ մը միջոց ալլով, արձակեց ազաւանի մը: Ի վերջ չի բացաւ առաջանին ծածկոցը, և տեսաւ որ գագաթ եր զբհեղեղը: Նշյ ելաւ առաջանին, կանցնեց սեղան, և մասուց զոհ Աստուծոյ, որ հաստատեց աղջոն, այն է ծիածանը: իրեն նշան ուխտի, թէ ոյլ ոչ ևս պիտի շնչէր զագգ մարդկան զբհեղեղը:

Որովհետեւ բոլը ազգերն իջած են այն ընտանիքնեն որ պահնեցաւ տապահուած, ընական եր թէ, այսպիսի դեպքի մը յեշտակի մը բար յաւանդութիւնու ոյլ և ոյլ ազգաց: Եւ արդարի եղուտ այսպէս: Զբհեղեղն աւանդութիւնը պահեցին Եփիպատցիք, Քաղդէացիք, Փիւնիկւցիք, Յայնացիք, Շաբաթացիք և Կեղուցիք, Ակունացիք և յարեւանին կիրակիկան: Մերինիկա: Մերսիկացիք, Բերտուցիք և հարաւային սկիտանութիւնը կը դարձի իշխանիչին աղջութիւր և զբհութիւնը կը նշանակեն աղջութիւր և զբհութիւնը, շատ սեղերու յառակ անուանց կը կցին, ինչպէս երերէմ, Բերարբէէ, Ենգովը: Զբրոյ համբարը այնպէս յարգի էին, որ արա կամ դաշտ մը ուր կար ջրս ակն, կը համարուէր իբր արքունական օժիտ կամ իշխանական վարժանք, Դաստ. Ա. 13-15, և Զըհոր մը միշտ ուսուց և գաշնազրութեան պատճառ եր երկու տարբեր ցեղերու մէջ: Այսպէս կը կարգանք որ Արարածամ, երբ գաշնիք հաստատեց

բնական պատճառներով միշ որ Սուրբ Գելք կը պատճեն մեզ իրեւ հրաւ: Ի նոր կտակարանի, զբհեղեղին այնպէս կ'ընծայուի Աստուծոյ զբանչելատոք զօրութեան, ինչպէս աշխարհին ստեղծումը և անոր վերջին ոյրսում որ պիտի բլազ հրով: Զբհեղեղը կը յեշտի նաև ցուցնելու համար Աստուծոյ երկայնմոտութիւնը, միանգամայն պատճառը զոր կը դրէ մեղաց համար, Բ Պետր. Դ. 5-7, նաև գրիպոսոփ երկար ահաւոր գալուստը, Մատթ. Ի. 38: Զբհոր: Անոնք որ կ'ապրին բարեխան երկիրներ ուր լընորը կամ յըմուզք կը մասակարաբն իւրաքանչիւր տան ջրոյ անոպառ մթերք չնի գիտեր թէ ի՞նչ է ծրագել ծարտեւ, և թէ ի՞նչ մեծ հաճոյք է յագեցնել բարաւաց գափարը յատակ և անոնյոյ լըով, հաճոյք մը որ քան զամենյոյն հեշտութիւն զգութեան հեշտալիք է: Մարդ բնակելու կամ ճանապարհորդելու է Ասորոց երկիրը, որպէս վի հասկնոյ լի և լի լուսր Գրոց ոս խօսքին գեղեցկութիւնը և զօրութիւնը, “Զաւր փըրկութեան ողբիւրներէն,” “Պար ջուր ծարտաւծ մարդուն:,” “Եկեղաց ջուրին աղքիւրը, պյալվին հանգերձ: Փորել մշտարուզի զբհոր, կամ ջրոյ աղքիւր գտնել, եր հասարակաց համար բարեկարութիւն, և պյանիսի ջրոյ տէր ըլլալ մեծապէս կարկոր էր: Զբարբի տեղեր սովոր էին իջանել կարաւանիք գիշերները, պյանիսի տեղեր կը գնէին բանակ զօրքը, և քաղաքներու հիմը միշտ ջարերու մօտ կը գրուի, Ա Թագ. Ի. թ. 1. Բ Թագ. Բ. 13: Աստի ին և ինք բառք որ Երբայցեցերէն կը նշանակեն աղջութիւր և զբհութիւնը, շատ սեղերու յառակ անուանց կը կցին, ինչպէս երերէմ, Բերարբէէ, Ենգովը: Զբրոյ համբարը այնպէս յարգի էին, որ արա կամ դաշտ մը ուր կար ջրս ակն, կը համարուէր իբր արքունական օժիտ կամ իշխանական վարժանք, Դաստ. Ա. 13-15, և Զըհոր մը միշտ ուսուց և գաշնազրութեան պատճառ եր երկու տարբեր ցեղերու մէջ: Այսպէս կը կարգանք որ Արարածամ, երբ գաշնիք հաստատեց

Արիմելեքայ հետ, “յանդժմանեց (զլերիմելեք) ջրհորի մը համար՝ որն որ Արիմելեքի ծառաները բանութեամբ առած էին, և ջրհորին սացման մուրհակը կիրուեցաւ մասնաւոր երգմանը և ութիւն, Մննդ. ԻԱ. 25-31. Այսուհետի դաշն մը եղաւառ կենդանառութեամբ իսահակյա, Մննդ. ԻԶ. 14-33. Երբ պայմանք կ'առաջարկուեին Եգոմի թագաւորեն շնորհել իսրայելացւոց անցնիլ իւր երկրէն, իսրայելացիք ըսին, “Մենք մեծ ճամբույէն կ'անցնիք, և թէ որ ես ու անասուններս քու ջուրեդ խենք, անոր դիմէ կը հասուցանեմ”, Թուու. Ի. 17-19. Աւելի ազգու են բանք Ալղար, Ե. 4. “Մեր ջուրը ստակով խմեցիք ու պայմանն, դնեցիք օտար թագաւորներ, թէպէս աէր ենիք ջրհորներուն յորսց կը հանէիք այն ջուրը: Ճանապարհորդներէն ջրյ համար ստակ պահանջել գեռ սովորութիւն և ուրիք ուրիք յարեւելս, մինչ ուրիշ շատ քաղաքներ տեղ որոշուած է ուր զավ ջուր, երբեմն նաև հայ կը մատուցանն օտարականաց ձրի, քաղաքին ծախիւքը, կամ բարերարաց կողմանէ երը գործ ողբրնութեան, Մարկ. Թ. 40: Երբ թշնամին կ'արշաւեր երկիր մը, յառաջ վազող կամ քաղաքը պաշարող զօրը ստիպելու համար ետ քաշուիլ, բնիկներն իսկ և իսկ քարով կը ինուին ջրհորները յորսց պիսի իմէր թշնամին, Գ. թագ. Գ. 25. Բ Մաս. Լի. 3:

Պաղեստինու մէջ ի հնումն, ինչպէս զարդիս, ջրհորներուն վրայ կը գտնուեին գերանի վրայ շարժուած ձող որ կ'իլէր կ'ինչնէր, և կամ անուածէ ճախարակ դպիւ ջուր հանելու հօրէն. Երբեմն նաև աստիճանք կ'իջնուէր ջրյոյն մօտ, Մննդ. ԵԴ. 15-16. Բայց ընդհանրապէս ջուրը կը հանուի ստիրով և չուանով. Տին ջրհորներաւն բնինի քարը մաշտ է երկար գործածութենէ. Ջրհորներուն բերանը կը գոցուէր մեծ քարէ տափտակով ջուրը մաքուր պահիլու համար, և որդէս զի ջրհորին աեարը ունենային բաւական ջուր, նաև օտարականները պահիլու, և կը դանար, Դասն ուրիք կը դանուի մէջ իլիդաւալով. Եւ ահա իներեկան նկատ իր ուրիշն վրայ ասփորը սնենալով. և իշտ աղբիւքը, և իր սափորը լիցաց, և կը դանար, Դասն ուրիք կը դանէնք մէջ-

հոմար յանդշոյց ջրհորն կինոլու վտանգէ. վտանգ մը որ յածախ կը պատահի Ալսորիս, և յօրմէ Մավստու յատկապէս կը զգուշացնէ, Ել. ԽԱ. 33, 34. Ջրհորներաւն քարը կը վեցցանէին առաւօտուն կանուխ, երբ մերձակոյ գիւղին կանայք և աղջիւնէք կը գոյին հանել ջուր ի պէտա իւրեանց, և կամ հօսք և անդեպայք և երամակք անասնոց կը գոյին իսել ջուր քարէ աւազանէն որ գրեթէ ամէն ջրհորը քով կը գտնուի: Այս առաւօտեան ժաման ջրհորին զլուին զրուանաց տեղ էր, զուարթ աեսարան բազմնութեան որ կ'ողջունէին զիրար և կը խօսակցէին, մինչ ուրիշ միայնակ, Մննդ. ԻԴ. 11-28. ԻԹ. 1-10. Ել. Բ. 16-19. Ա թագ. Թ. 11: Բայց ջրհորը էին երբեմն աեղիք գողոց, Դատ. Ե. 11, և շառկը յիշէ կ Պարզարիս գեղեցիկ աղբիւր մը որպէս Արարերէն անունը կը նշանակէ “Արք, և գնա” իսրայելացւոր իսրայել ամէն երկրաւոր հեշտաց աղբաւրներուն վրայ: Տես Գրաւ:

Հետեւալ պատկերը կը ցուցնէ Նապարթի ջրհորն որ կը կայսչէ “Աղբիւր կուտին, վասն զի կը կարծուի թէ Ցիռուուի մայրը Մարիամ, հազարթի սրիշ կանանց հետ կ'երթար յոն ջուր հանելու: Եւ աղբեւր յորդառաա, քաղքէն գուրս շատ մօտ, և ուղին որ կը տանի ազրիւրը կը թուի տանակոի ի վաղոց հետէ յոն գացու բազմութենէ: Պաղեստին ացուց ճանապարհորդը կը յիշէն խումբ խումբ կանայք որ կը դիմէն յոն սափորներով կամ հագաղակօք յուս կամ ի գլուխ, և երկու կամ երեք ի միտոին կը դառնան խոսելով և ինդալով: Ամէն որ կը տեսնուի յոն ճիշդ այն տեսարանին նմանը որ կը նկարագրուի ի գիւղ Մննդոց, ԳԵ. ԻԴ. 11. “Եւ քաղաքին գուրս դին սպասերը նոտեցուց ջրհորի մը գով իրիկուան գէմ, կնիքներուն ջուր քաշելու ելած ատենը: Եւ ահա իներեկան նկատ իր ուրիշն վրայ ասփորը սնենալով. և իշտ աղբիւքը, և իր սափորը լիցաց, և կը դանար:



ՁԻՇՈՒՆ ՈՐ Ի ՆԱՇԱՐէԹ

ուած այր մը “ուսին վրայ չուրի սաւագոր, ” Մարկ. ԺԴ. 43:

Յակոբայ ջրհորն, և մուտա գեղեցիկ հսկախն Ափքեմայ յարկելից, կայ առակաւին, թէզէտ զարդիս թռղուած է, և շատ անդամ դրեթէ ցամաք է: Այս ջրհորը ծածկուած է կամարածն յարկիւ, նեղ և անձուի մասիւ որ ծանր քարով գոցուած է: Ջրհորին բալրոտիքը կայ բարձր տափարակ մը աւերտիզօք հին եկեղեցւայ, զոր շինել տուած էր Հեղինել թագուէին այն առափարակին վրայ: Հնա մօտ է Գարիպին լեռ, զոր անտարակոյս կը ցուցիւէր Սամարացի կինը, երբ ըստա Գրիգորոսի, “Մեր Հոգուեր առ լեռանը բրկողագութիւն ըրին, ” Արկմատեան կողմէ և Մուկինայսի ընդարձակ և զարդարեր դաշտն, ուր արտերն “արդէն եկրմիկած ու հնձուելու պատրաստն” էին: Կինն ըստ թէ ջրհորը իսր էր և չունէր ջրհան: Զարդիս շափուեցաւ ջրհորը, և տեսնեցաւ որ անոր խորսօթիւնը կը հասնէր մինչեւ եօթանասուն և հինգ ոտք, և ջրհորին արածագիծն էր իրը ին ուղը: Աւելան, 1842 ին, չուտանով իջեցաց հոր Հրեայ մը Յակոբ անուն դիտել ջրհորը, և գտնուեցաւ Աստվածա-

շունչ մը զոր Պահար հորը նետած էր երկք առարի առաջ: Գերքը գրեթե բալրովին եղծած էր ջուրէն և խոնաւութիւնն: Մինչ ճանապարհորդը կը կենայ այս մեծարով ջրհորին քով և միութ կը բերէ հարիւրաւոր ազգէ և սերունդէ բազմադարեան մարդոց մեծ աազմութիւնը որ խմած են այն ջրհորէն, բայց գարձեալ ծարաւած և մեռած են, հարկաւ կը զգածի Գրիգորոսի այն ճշմարիս խոսքէն առ Սամարացի կինն, և կը զգոյ իւր ոզրալի կարօտութիւնն այն ջրոյն “որ յաւիտենական կենաց համար կը ըրընէ, ” Յավի: Դ:

Ո

Ռաբ, Ռաբրի: Ռաբ բառն Երբայեցերէն կը նշանակէ դլուխ: այսպէս: Նարուզարդան գահճապետ կամ գլուխ պահանորդոց արքոյին Նարուզագանոսորայ, Դ թագ. ին. 8, ըստ Երբոյական ընագրին է Բապ-թագպատիմ: նոյնպէս Ասփանէզ էր բատ կամ գլուխ ներքինեաց, ոյսինքն ներքինասեան, և Դանիկը էր բատ, գլուխ մորուց, Դան. Ա. 3. Ե. 11: Յետ ժամանակաց ռաբրան սկսու գործածուիլ Հրեկը

աղանձներէն իբր պատույ անուն, և կը նշանակէր աեր կամ վարդապես : Ռարունեաց մէջ կոյին այլ և այլ կարգք կամ առտիճանք . ուար տիտղոսը չէր այնշափ պատուաւոր, բայց ռարբի տիտղոսը որ կը նշանակէ աեր իմ կամ վարդապես իմ՝ կը արուեր աւելի պատուաւորաց : Այս բառին ուրիշ ձևն է ռարբան կամ ռարբոն, յորմէ կու գոյ ռարբանին, Յովհ . ի . 16 : Այս յորջործումք կը համարուեր պատույ բարձրագյին տիտղոս, և արուած չէր երրէք աւելի քան եօթն անձանց, որոց տէնէքը կը վերաբերէին Հիւէլի հոչշահաւոր դպրոցին . և յոյժ նշանաւոր էին կարգուած և դիմութեամբ : Տես Գամադիկէլ : Հուուկ ուրեմն ռարբի յորջործումք եզաւ ընդհանուր և սովորական, և մինչև ցարդ կը գործածուի առ Հրեայս, Մասաֆ . ի 9 . 7, 8 : Առաքեալք և ժողովուրդը միշտ այս տիտղոսը կու տային Յեռաւուք . Մարկ . թ . 4 . ժ . 51 . ԺԱ . 21 . Յովհ . Ա . 38 , 49 . Դ . 31 :

Ռարբա, յետ ժամանակաց կոչուեցաւ Փիղադեղիիս, և էր մայրագովաք Ամմոնացւոց, մօտ ի հարաւային ակունք Յարսկոյ, իբր քառան և երիւ մզան յայնկոյս Յորդանանու, Անուանի էր նաև ի ժամանակ Մասփիսի, Բ Օր . Դ . 11 . Յետ . Ժ . 25 : Երբ Դաւիթ պատրազմ՝ Հրատարակեց Ամմոնացւոց դէմ, զօրապես նորա Յիվաք՝ պաշտեց Յիտարբա, ուրե Ռեթիա կորցո կեներ գաղոնին Հրամանաւ Դաւիթի . և երր քաղաքն ինկաւ ի ներ, Յովար պատագոմ գրէեց առ Դաւիթ փութով երթալ հոն, և վայելել քաղաքն առնելյան պատիւը, Բ Թագ . ԺԱ . 12 : Այնուհետեւ եղաւ Ռարբա ընդ իշխանութեամբ թագաւորաց Յաւգոյ . բայց թագաւորը խորացիք յետոյ եղան աւեր քաղաքին ինչպէս նաև ցեղերուն որ յայնկոյս Յարդանանու . ի վերջ կըս թագաւորութեանն Խորայելի, Թագավաթիվազար, արբայ Ասորեսուանեաց, գերի վարեց Խորայելի մէկ մասը, և Ամմանացիք սկսան անգթաւթիւններ ընել հան մատող Խորայելացւոց, վառնորոյ մարդարէք երէմիս և Եղե-

կել տուին իիստ պատգամներ ընդդէմ Ռարբայի, մայրագազպի Ամմանացւոց, և ընդդէմ մատցեալ մասմին երկրին : Այս մարդարէութիւնք կտտարաւուցաց հաւանականապէս յետ հինգ ամաց կործանման երաւաղեմի, Երեմ . Խթ . 1-3 . Եղեկ . Խթ . 20 : Եւտ ժամանակաց, Անափաբան մեծ առաջ այն քաղաքը, որ կը կայուէր ի Յանաց և ի Հոսվանցեցւոց Փիղադեղիիս . բայց այս անսամբ ծանօթ չէ հիմա այն կոզմերը, մինչ հին անունը կը կենայ ասակաւին : Ռարբայի պատմու անունն է Ամման, և է իբր հանգետասան մզոն ի հարաւայ արևելյաց Զալիք, որ է հին Ռամմիթ Վիզոյաց : Պարբերաբա գաւաւ հօն մեծամեծ աւերակներ զըրտ հարագրած է : Նաև այլ բազում ճանապարհորդք գտան զայն ամայի ըստ բանի մարդարէութեանց . էր արդարի “ուղարկու փարախ, և “հօսերու մակաղատեղ,” Եղեկ . Խթ . 5 :

Ռարբի և Ռարբաներ : Տես Ռարբ : Ռարբաւէ, Բ-ըէի-Ա-Ա-ո-ր-ծ-ո-յ, Թաւ . Ժ 29 . Ել . թ 18 : Այս համարներէն կը թաւէ թէ Ռարբուէ էր հայր Յորդարայ և Սեպիօրոյ, և բնդհանրապէս կը կարծուի թէ էր նյոյ ընդ Յոթորոյ, աներայն Մասփիսի : Սակայն սմանիք կը համարին թէ Ռարբուէ էր հայր Յոթորոյ, և կը կոչուի հայր միւսներուն, իբրեւ գլուխ գերդատասանի : Տես Մինդ . ԼԱ . 43 . Դ Թագ . Ժ . 3 . Ժ . 2 :

Ռարբն, Էլիան, էր նահապեա հարուստութեան, պատինք տիրող աղդամանհմ Ասորի Դամանուկացւոց Դաւիթի ժամանակ, և մեծ նեղութիւն առաւ Սոզոմոնի, Գ . Թագ . ԺԱ . 23-25 : Ի սկզբան էր պաշտօնեայ Ադրազարայ Արքայի Սուբրայ :

Ռախար, Ընդունչի, իին Քանանացի Երիեղուէ, որ առաւ իւր տունը Յեռաւայ Երկու լրսեներն, և փոխարէն այս հերլինկալը թեան խայեցին խրայելացիք անոր և բոլոր աղդամանհմին, երբ առին քաղաքը և կործանեցին, Յետ . Բ . 1-21 . Ջ . 17-25 : Հաւատքը զար ցաւցուց Ռախար այս գործազ կը գովուէ ի թղթին առ Երբայցին, ԺԱ . 31, և է թղթին Յակոբայ :

Հրեսյք, և շատր ի Քրիստոնէից կը ջանան ցուցնել թէ Ռախար էր պարկեցա առաջնակիցն կամ հւարանկալ. բայց հաւանականագոյն է թէ էր արդարի Պոռանիկ, ինչպէս կը կոչուի ի Սուրբ Գիրու. Նթէ Ռախար ժամանակ մը վարեց իտանակ կեանք, յետոյ օտուգիւ աղաշխարեց, եղաւ ճշմարիտ աստուածապատաճ. և կին Սազմնայ, իշխանի ցեղին Յուգայ, Հուսթ. Դ. 21. Մատթ. Ա. 4. Ալպաշխարոց մոքսուարը և մեղաւորը միշտ ընդունելի են Փրկչին, և այսպիսիներէն շատերը, նորոգիչ շնորհօք Հոգուայ Արքոյ, պիտի փայլին յերկինս, մինչ անհաւատ զդասար պիտի կ'օրոսուի իւր անհաւատութեան մէջ.

Ռախար, հպարտութիւն, ամուռուածարիւն, խորհրդաւոր անուն Եդիզառոփ, Սազմ. Զէ. 4. Զթ. 10. Ես. ՄԱ. 9. Այս համարներէն վերջնոյն մէջ Եդիզառոս կը նմանցուի նաև այլարանորէն ծովոյին ճիւազի մը. բայց ատարակուուի է թէ Ռախար թարգմանուած բառն երրէկ կը նշանակէր ճիւազ ծովոյին.

Ռախար, յըրակին Ռախամիր, բուրգաբէն, ուստի շատ աեղեր ի Պաղեստինի կոչուած են Ռաման, Ռամաթ, Ռամանվիթ, Ռամանթայիմ, այլվեն հանդերձ. Երբեմն միենայն տեղը կը կուուի անխոտիր մերթ մոզկ և մերթ միւսով այս անուանց, որոց ամէնքը կը նշանակէն միենայն բանը, Դ. Թագ. Ը. 28, 29. Երբեմն Ռաման կամ Ռամանվիթ կը յարին ուրիշ անուան մը, այլարանու քաղաքի կամ բարձրաւանդակի մը տեղը ցուցունելու, և երբեմն կը դրուի փախանակ որեկցէ բարձր տեղույ, և չի նշանակէր ոչ քաղաք և ոչ գիւղ:

Դ. Գիւտաւոր Ռախան էր քաղաք Բենիսամնի, մօա ի Գարասա, Եփրեմի լերանց կոզմը, վեց մզսն հեռի ի Հիւսիսյ Սրուսազեմի, ի ճանապահին ի Սամարիայից յըրաւածական թէմ. Ժ. 25. Դատ. Ժթ. 13. Նէեմ. ԺԱ. 33. Էր ի առհմանագլխին ի մէջ Յուգայի և Խորայէլի. Բատօսա արքոյ Խորայէլի ամբացուց այս քաղաքը, փակիւս համար անցքը Յուգայի երկիւն իւր երկիրը, Գ. Թագ.

ԺԵ. 17, 21, 22. Կը յիշեն նաև Եսայի, Ժ. 20, Երեմիա, ԼԱ. 15. Թ. 1, և Ովսէէ, Ե. 8. Բոպինոս կը համարի թէ Ռաման էր այժմուն իշխամ, կոնաձև բլրոյ մը վրայ, առկա ինչ յարեկից վերջիշեալ ճամբառու. Աւերակիներն են խորստակեալ սիւներ, սակաւ քարինք առ իշղ, և հին աւազն մը յարեմոից հարաւոյ. Գիւղը գրեթէ անմարդէ է. 2. Քաղաք ի լերին Եփրեմոյ, աեղի ծննդեան, բնակութեան և թազման Սամուելի, Ա. Թագ. Ա. 1, 19. Ե. 17. Ը. 4. Ի. 4. Ի. 3. Բաղինան կը կարծէ թէ այս քաղաքին տեղի էր պյժմու Սորա, հինգ մզսն յարեմոից կրուսազեմի. Ռամանթայիմ անուան Խմանութիւնը նոր կահարանինիմաթիտ անուան հետ, նաև հին պատմուց ակնարկութիւնը, առանին ընդհանրապէս կարծէլ թէ պյն երկու տեղիք միենայն էին, բայց ատարակոյս չկայ թէ Արեմաթիտ էր պյն բլրակներէն միոյն վրայ որ են յարեկելից ի իւգդոյի, երբ քսան մըզուն յարեմոից հիւսիսյ կրուսազեմի, և այս տեղը կը յարեմարի մանաւոնդ Սուրբ Գրոց ակնարկութեանն ի Ռամանյ Սամուելի. Գլխաւոր գթաւարութիւնը կը տեսնուի ի պատմութեան առաջին պյցելութեան Սաւուզի առ Սամուել. Ա. Թագ. Թ. 4-12. Ժ. 2. Մանուկ իշխանը "Ինի իմբնեանց երկիրը անցնելով, որը նաց ընդ հարու կամ ընդ արեմը տեսն հարու, "ու Սուփի երկիրը եկաւ, ի քաղաքին ուր էր յայնթամ Մանուկ. Ենու տեսանելոյ զմարգաւուն, մինչ կը դառնար առւն, Բենիսամնի Գարասան, անցաւ Սկելսի մէջ Ռապելի գերեզմանին մօտ." Արգ. գիւտներ որ "Ինըեկի գերեզմանն էր մօտ ի բեթլէչէմ, մզնաներով դէպ ի հարաւ Արիմաթիայէ ի Գարասա աանող ուզիդ ճամբէն. Ուստի, եթէ դնենք թէ Սաւուզ զՍամուել յԱրիմաթիտ, յԱրիմաթիտ, պիտի ստապունիք դնել ուրիշ Ռաքիլ գերեզման մը ի մէջ առաջնոյն և Գարասայի. կամ, եթէ Ռապելի գերեզմանն էր ի բնեթլէչէմ, պարտինք ընդունել թէ քաղաքն ուր Սուլուզ գտաւ զՍամուել և ուր

մարգարեն եկած էր պյու օր, Ա. Թագ. թ. 40, չէր սովորական նիստ Սամուելի, պյու էր տեղի ինչ ի հարաւայ կամ յարեմանեան հարաւայ թիթիչեմի, և Ամանուէլ կու գար հոն երբէք երբէք յոցելութիւն իւր տարեկան ուղեկորութեան առենն իրեն դատաւար:

3. Քաղաք Ասերայ, Յեռ. ԺԹ. 29: 4. Քաղաք Նեփմաղիմի, Յեռ. ԺԹ. 36: Այս երկու քաղաքաց տեղերը, զոր առաւ Բաղմիսոն, կը կոչուին ցարդ Ռամէ:

5. Քաղաք Գաղատու, Դ. Թագ. Ը. 28, 29. Տես Ռամավը:

6. Քաղաք Հմանուի ցեղին, կը կոչուի Ռամա հարաւայ, Յեռ. ԺԹ. 8. Ա. Թագ. Լ. 27:

Ռամավը, անուանի քաղաք ի լեռին Գաղատու, յաճախ կը կոչուի Ռամավթ-Գաղատայ, և երբենի Ռամավթ Մասփոյի կամ դիատոնց, Յեռ. ԺԹ. 26: Այս քաղաքը կը վերաբեր Գաղայ ցեղին, առուած էր Ղետացւոց, և եղաւ մին յապատանի քաղաքաց յայնկոյս Յորդանանու, Բ. Օր. Դ. 43. Յեռ. Ի. 8. Ա. 38: Անուանի էր առ վերջին թագաւորք իսրայելի, և էր առիթ ստեղ պատերազմաց ի մէջ պյո թագաւորց և թագաւորց Դամակոսի, որ տիրած էին պյո քաղաքին, և որոց ձեռքէն իսրայելի թագաւորք կը ջանային առնուլ նորէն: Հոն մեռաւ Ասպար, Յալուամ վերաւորեաւ, և Յեռ օծուեցաւ թագաւոր իսրայելի, Գ. Թագ. Ի. Բ. Դ. Թագ. Ը. 28, 29. Թ. 4-11 Բ. Մնաց. Ի. Բ. 5, 6:

Ռաման, քաղաք զոր շնեցին իսրայելացիք իրենց գերութեան առենը յեղիպասոն, Ել. Ա. 44. Ռաման էր յերկրին գետմ, և կը թաւի թէ եղաւ մոյրաբազոք պյո երկրին, Մնադ. Խ. 44: Անէ սկսան իսրայելացիք իրենց չուն յերկոտոս, Ել. ԺԹ. 37. Թու. Լ. Գ. 3, 5: Կը կարծուի թէ էր հին ջրանցքին վրայ նեղոսէ դէպ ի կարմիր ծով, և իր երեսուն և հինգ մղոն ի հիւսւոյ արեմանից Սուեզի:

Ռաման, արբայ Ասորւց Դամակոսի, որ իսրայելի ֆակէէ թագա-

ւորին հետ արշաւեց Յուդայի երկրը, 742 ին նախ քան դիմ., Դ. Թագ. Ժ. 37. Ժ. 5-10. Ես. Ի. 4. Դասանուզը Երսուազեմի տաշէն, Ռասմին ընդարձակեց իւր աշխարհակառաթիւնը դէպ ի հարաւ մինչեւ Ելաթ, բայց յետ սակաւուց յաղթաւելով սպանուեցաւ Ասորեստանի թագաւորէն, ի թագավթի վազասարոյ, որոյ օգնութիւնը խնդրած էր Աքազ. Նաև Ռասմինի ժողվուրդը ապրուեցաւ գերի անդր քան զծիգրիս, Ես. Ը. 6. Թ. 44.

Ռափայիններ. ոյս Երրայեցերէն բառը երկու մազք գործածուած է:

1. Ռափային կը գործածուի Քանանավուց երկրին բոլոր հսկոյ ցեղերուն համար որ պլայոյլ ընտանիք կամ տոհմ էին: Կային Ռափայինը յայնկոյս Յորդանանու, Այսատրովիթ կառնայիմ, Արրահամոն ժամանակ, Մնադ. Ժ. 5: Կային նաև ոմանք առ Մովսիսի: Բասանու Ովդթագաւորն էր Ռափայիններէն: Առ Յեռուաւ Ռափայիններէն ոմանք կը ընակէին Քանանու երկիրը, Յեռ. ԺԹ. 4. Ժ. 15, կը գանուէր նաև առ Դաւթիւ, Գէմթ քաղաքը. Ա. Մնաց. Ի. 4-5: Հոկայն Գոզիամբ և ոյլք էին մեացորդը Ռափայինց, և կամ Անակիններէն որ էին ազգակից նոցա: Ասոնք կը յիշւին ի Սուրբ Գիրու իրրեւ յաղթանդամք և հուեկուք: Կ'երեւ թէ ասոնք համբաւեալ էին մանաւանդ իրրեւ բանուարը և օճրագործք, ուստի և են յիշեցուցիչք Ասուաւածային արդարութեան:

2. Ռափային կը կոչուէին ուրուական մեռելոց, որ կը բնակէին ի Եւել կամ ի Հատէս, բառք որ կը թարգմանաւին ի մեզ՝ “մեռելուք,” Մազմ. Զ. 10. Առակ. Բ. 18. Ի. Ա. 16, և ոյլուր:

Ռափայինց, ոյսինքն հսկոյից, ձոր, երկիր կամ հսկուն առուածի էր առ Յեռուաւ, Յեռ. Ժ. 8. Ժ. 15. Ժ. 16, և առ Դաւթիւ որ յաղթեց ֆղանցւոց, Բ. Թագ. Ե. 18. 22. Ա. Մնաց. Ժ. 15 Ժ. 9: իր ոյն և պաղաբեր հսկոյն, Ես. Ժ. 5, որ կը սկսէր ինուզմի ձորին մօս, և կը ձուուէր մղաններով իրուազեմէն անդին դէպ արեմանեան հարաւ,

և ապա անձկանալով կը լլար նեղ կիրճ որ կը տանէք գէսզ ի մընթիրական ժող։ Այս ձորը կամ հովիտն եր Յադայի երկիրն մէջ, բայց մօտ եւ ռահման թնիամինք։

Ռափիդիմ, իորպակացաց բահակատեղիներէն մին, ի մէջ անապատին Այնայի և Այնա լերան, ուր ժողովուրդը արտանչեց, և Ալառուած տուաւ անսոնց ջուրը ապառաժէն։ Հնայ յարձակեցան նաև Ամազեկացիք իորպակացաց փրայ, և յայտնուեցան, իւլ. Ժի. Քը կարծուիթ թէ Ռափիդիմ եր ի հովիտն որ հիմա կը կառուի իշշէյխ, միօրեայ ճանապարհ յարկմանց հիւսիսոյ Ապիսայի, և Գորեբայ լերանց խմբին արեմտեան ռահմանին մօտ։ Տես Այնա։

Ռափաակ, բախուսդիր կամ Բարուսի, պաշտօնեայ Ասորեստանի թագաւորին Այնեկերիմայ. զիկուեցաւ Լաբրէն յարուսէլ զեղեկիտ անձնաւուր ըլլալու։ Ռափսկ ոյս պաշտօնը կատարեց ամբարտաւանութեամբ և ժորհութեամբ։ Այս պատմութիւնը կայ Դ Թագ. Ժթ. 47, այլպէն հանդերձ, իս. ԼԶ. Տես Նինաւէ և Այնենքերիմ։

Ռաքէլ, բաէ կամ ոչոր, Հռութ. Դ. 11, կրտուեր քոյր Լիսյի, դուռը Լաբրանոյ, և սիրելի կին Յակոսոյ, Վեղետ քոյր աւելի զատակ ունեցաւ։ Ռաքէլ եր մայր Յովսեփից և թնիամինին, մեռաւ իսկ և իսկ յետ ծննդեան թնիամինի։ Տես ասոր պատմութիւնը լրնադոց Իթ.-Լի. Ռայքէլի գերեզմանն, երբ կէս ժամու ճամբայ ի հիւսիսոյ թնիելէինքի, կը ցուցուի մինչեւ ցայոր, և աեզր նշանաւոր է Մահմետական շիրման, որ է քարէ օրման պատած և վառի ունի գորէթ։ Մարդուութիւնը, Երեմ. ԼԱ. 15, կը ցուցնէ զիաքէլ որ կ'ողբայ իւր որդւոց, այս է Եփրեմայ, Մահմետի և թնիամինի ցեղերան վրայ։ Այս մարդարէւութիւնը կոչուած է ի վկայութիւն Մատթէոսէ, Գ. Բ. 18, թնթէլէիսէմ մանկանց կատորածին առթիւ, ուր անտարտիկայ Ռաքէլի սերունդէն շատերը կորուսին իրենց զաւկները։ Կը կարծուիթ թէ Ռամա կոչուած այլ և այլ աերեն մին եր մօտ ի թնթէլէմ։

Ռեբեկա, դուռոր Բաթուելի և քոյր Լաբանու ի Միջագետո, եղան կին Խաչակայ, և յեր քոյր ամաց մայր Յակոս և կատաւոյ Եղանակն որպէս ի կատաւ ի կատաւ թիւն Խաչակայ՝ կը տեսնուի արեկեան բարուց և սովորութեանց շբաղ պատկերը։ Մանաւոր սէր սւնենալով առ Յակոս, Ռեբեկա փորձուեցաւ ձեմարիկել անիրաւ միջոցներու, որպէս զի Յակոր ընդունէր անդրանիւթեան իրաւունքը։ Ռեբեկա շունէր այնշափ հաւատոք մինչեւ թօղուլ Ասութեայ կատարել իւր եսուաունց, Ծննդ. Իթ. 22, 23։ Ռեբեկայի նենդութենէն յառաջ եկան ազետալի հետեւանք. Յակոս ստիգմաւեցաւ փախչել հոյրենի տունէն, և երբ դարձաւ ի Միջագետաց քսան տարի յետոյ, իւր մոյրը գտաւ թաղուած Մաքֆելայի պէրը. Ծննդ. Իթ. Իթ. Իթ. Թիթ. 31։

Ռեբրա, քաղուք Ասորւոց, յերկրին Եմաթայ, Քանանու հիւսիսաւ, ին արեկելեան ծայրը, Թու. Լ. Դ. Ռեբրայի աեզր է հաւանականապէս ոյժմու գիւղն Ռեբրէ, Որոնդէս գեցոյն քսվ, Լիրանանու Ել-Պուքատ կաշուած մեծ հովիտն հիւսիսային ծայրը։ Այս հովտէն, Եմաթայ և Քարզայի ծամբով, զիւրին եր մուտ ի Պատեստին ի հիւսիսոյ. Ի Ռեբրա բանեւցաւ Յովսեպաց և ընկեցաւ աթուան ձեռամբ Փարտւոնի Նեքաւովայ. Հսո գրաւ նաև Նարու գողոնոսոր իւր գիւտաւոր բանակը, երբ կը պատերազմէր Յուդայի գէմ, Դ Թագ. Իթ. 33. Իթ. 6, 20, 21. Երեմ. Լթ. 5. Ծն. 10։

Ռեգման, Ա Մնաց. Ա. 9, գաւառ ուր կը բնակէին Քուշանք, սերունդք Քամայ թուուն Ռեգմային, Ծննդ. Ժ. 7. Ակ կարծուիթ թէ Ռեգման Պարսից ծոցոյն արևմտեան հիւսիսային ափան կից եր, Եղեկ. Իթ. 22։

Ռեմօն, Նուռ, 1. Գաղղար Պաղեստինու, մօտ ի ռահմանապլսի Երազմայ, Ցես. Ժի. 32. Զաք. Ժթ. 10, Համաւոնի ցեղին տրուած երկրին մէջ, Ցես. Ժթ. 7. Ա Մնաց. Դ. 32. Նէեմ. Ժթ. 29։

2. Վէմ կաւմեայ ըլլաց մը վրայ, քանի մը մզոն հետու. ի թնթելաց

յարկելը, Դատ . ի 45-47 . ի Ա . 13 .
Տակաբին կոյ հռն գիւղ մը որ կը
կոչուի Ուռմմոն :

3. Կը քաղաք Զարսեզնի, և տրբուած էր Ղետացոց, Յես. Ժթ. 13. Թէրեւ ոյն Ռեմօն է որ կը յիշուի Ա. Մանց. Տ. 77, կընա կարծուիլ Թէ ու այժմն գիտչ Ռեմօննեւ, յարեւածի Ծեսական Պատրիա կընին:

4. Կուռք Ասորւց, Դ Թադ. Ե.

Ուսմօն-Փարէս, անյոյաբանակա-
ռեզի խորոյելացւոց յանտպատին,
թու. ԼԳ. 19.

Ունեմք, քաղաք զոր առին Ասո-
բեսանցիք, Դ թագ. ԺԹ. 12. Ես.
Լ. 12. Կը կարծուի թէ կոչուեցաւ
յետպ Ռատափա, և եր իրը քսան
և հինգ մզոն յարեւմաից Եփրատոյ
դեզ ի Պալմիրա:

Ծնեսփա, յո՞ւ, հարմ Սաւուզիկ :
Յետ մահուան Սաւուզիկ փառատէրն
Արքններ առաջ կի՞մ զի՞եսփա : Առար
երկու որդիկն յեռոյ կտիսւեցան
Սաւուզիկ ուրբը Տիեն որդուց հեռ
ի վրէծ զգիանացն զըր Սաւուզ բարձ
էր Գարաւանացւոց : Անհամեմնատ
խանդակաթ մայրենիկ սիրով Ծնեսփա
գիշեր ցօրեկ զգուշացաւ անոնց մեռ-
եալ մարմիններուն, ինչպէս կ'երեկ,
մայիս ամաէն մինչեւ հսկամբեր ամբ-
որ, և Դաւիթի լենով անոր ցաւա-
գին պընդիմիւնը, ուզովկց Սաւուզիկ
բոլոր ընատնեաց ուկրատին, և թա-
ղեց զանոնք պատուավ, ի թագ : Գ.
7-11 : Ալլ. 1-14 :

Ծեքար և Ծեքարեամբ : Առըր
Գիշը կը պատճէ , Երեմ . Լ. 2-
11 , թէ Յովսագար որդի Ծեքարայ ,
Խորսյելի Թագաւորին Յւուայ ժա-
մանակ , պատուիրեց իւր սերանդին
չսմել գինի , ոչ տաներ շինել , ոչ
այգիներ անկել , երկիր չընենալ , և
բոլոր իրենց կենաց մէջ բնակել ի
վրահո : Ծեքարեամբ պահեցին պյա-
պատռեր իրեց երկը հարիր տարիք ,
ըսոյց Յուղայի Բագաւորին Յավակի-
մոյ վերջին տարին , Նարուգագագանո-
սոր գալով պաշարեց զերուառզէմ ,
և Ծեքարեամբ սախզուեցան ապաւի-
նել ի քաղաքս , թէպէտ տակաւին
կը բնակէին ի վրան : Այս պաշար-
ման ատեն , Երեմիտ հրաման ընդու-

նեցաւ Աստուծմէ կոչել զանոնք առա-
ճարը, և մատուցանել անսոնց գիշեր
խմելու : Ուկարեւանց յանձն չառին
խմել, և անսոնց հաւատարմութիւնն
իրենց հափաշօրը պատուէրին՝ եղաւ-
սառափիկ, յանդիմնանութիւնն Հրեւից :
որ գրժած էին իրենց ուխտին առ-
Աստուծած : Ուկարեւանց, ի ընէ Մա-
դիանացք, ի կարծակը թէ խոյ-
տուին յանհպատա առ գերաւթեամբ
Հրեւից, և Աստուծոյ խստութեան ի
պահպանանութիւնն այս գերգաստանին,
Երեմ : Լի 19, կատարուեցաւ ան-
տարակոյս, թէ գոյւա հիմա անհնար
է կեդրանական Արքորից ցեղերուն
մէջ օրոշել զանոնք, ինչպէս կը կար-
ծէն ունակը թէ կ'որոշեն :

Ուստե՛ա, հիմ քաղաք Ասորեստա-
նի, ի մեջ Նինուէի և Քաղացյ, Մանդ.
Ժ. 12. Այս քաղաքին աեզն հիմա չի
կը հար ճշգիւ պրոշաւիլ:

Որորվան, շնորհընկեր Խոզելիտեան,
որդի և յաջորդ Աղօղոմանի, Ամմենա-
ցի Նասամայէն, Գ. Թագ. ԺԲ. ԺԴ. 21-
31. Բ Մանց. Ժ.-ԺԲ. Ռուբովան
քառասուն և միամեայ էր երբ ոկտո-
թագաւորքը, սաստ և ծանր էր հօ-
րը թագաւորութեան սկզբը Ելու-
դահն իրը 975 ին նախ քան դրէ
և թագաւորքը եօթնեատան տարչէ
յիշրուադէմ։ Ասոր թագաւորու-
թեան տաեն ապօտամբեցան տասն
ցեղք, և կազմեցին Խորայէի թագաւ-
որութիւնն ձեռամբ Ենթրովամայ։
Այս բաժանման բան պատճառ էր
Խորովամայ յամառ անմոռութիւնը,
որոց մերժեց իմաստուն խորհրդա-
կանաց իրարա, և նախամեծար հա-
մարեցաւ բանաւորական խոսութիւ-
նը։ Ի սկզբան խորհեցաւ բանա-
թեամբ նուաճնել ապօտամբ ցեղքը,
և թէպէա առաջ եա կեցաւ պատ-
րազմելէ ըստ Հրամանին Աստուծոյ,
յիտ սակաւաց սկսու պատերազմը,
որ առեց անոր բալոր կենգանութեան
ատենը։ Նաև ժողովարքն ինկու-
կառաջաշտութեան մէջ, և պատ-
ժուեցաւ Խորովաման հինգերորդ տո-
րին Եղիսաբետաց գործէն։ Տես Ար-
տակ։ Առուր գերք իր թուի ընծայի
Խորովամայ ձախոզանին ըստ մասն
անոր կառաջաշտ մօրն ազգեցաւթեան,
Բ Մանց. ԺԲ. 13. Խորովամայ թա-

գաւորութեան վերջն մասը կը թուիք
թէ անցաւ աւելի խաղազ:

Ռարափ, 1. քաղաք նախնայն
Ասորեստանի, աեղին անյայտ, Մնադ.
Ժ. 44.

2. Տեղի յահապատին ի հարաւոյ
Գերարոյ և ներսաբէեի: Խաչակի
տուաւ Ռարափթ անունն այն աեղայն
շրչորի մը պատճառաւ զոր փորեց
հնա, Մնադ. Իջ. 22.

Տրավել, (աղջիւ) Բոժն, պապէս
կոչուած էր, վաս զի հնա կ'երթայիք:
Թափիչք լուանալ իրեց հանդերձ-
ները կոխուալով ոտիւք: Այ կարծուիք
թէ այս էր որ զարդիս կը կոչուի նե-
եւեայ աղբէւր կամ Պիր Եյսոյ, պա-
պիկն Յարոյ ջրհոր: Է ի Տեղեղատին
կեդրոնի, ճիշդ հնա ուր այս հեղե-
զաւը կը միանայ Սնավմոյ ծորյոյ
հնա, Երսուազեմի Հարաւոյին արե-
ւեան անկիւնը, Ցեռ. Ժ. 7. Ժ. 16.
Այ Սուրբ գրոյ մէջ կը յիշուի նախ
Արիոնումայ պատամբութեան, Բ
Թագ. Ժ. 17, և առա Ալտօնիսից
ապստամբութեան առթիւ, Գ Թագ.
Ա. 9: Տեղին ուր այս ջրհորը կամ
աղբիւրն է հրմա Երուազեմի մատ
դանուած աեղերսն մէջ գեղեց-
կագյոյնն է: Ջրհորն է Հարիւր
բառն և հինգ սուր ինը, պատած է
լոյն քառակուսի քարերէ հիւսեալ
որմավ, որց մէկ կողմն է բարձր,
կամարածն, և կը թուի լինել շատ
հնա:

Ռարեկն, ոհո որդի գ, երիցագյն
որդի Յակորոյ և Լիոյի, պապէս
կոչուեցաւ մօրմէն որ ինդութեամբ
ըստւ, «Ցէր իմ տառապանիքի հա-
յեցաւ», Մնադ. Իթ. 32: Իրուէն
գողծելուն մօրմէն իր հօրը հարճ
Բաղզա, կորյոյ անդրանկութեան
իրաւունքը և առանձաշնորհութիւն-
ներն, և Յակորոյ որդւոց մէջ ա-
ռաջնութիւնը տրուեցաւ Յուդոյին,
և կրկն բաժնին երկուց որդւոց Յուդ-
ուփոյ, Մնադ. Լ. 22. Իթ. 5. Իթ.
3, 4, 8, 10. Ա Մնաց. Ե. 1, 2: Իրու-
էն ունէր ընդգէմ Յօվսեփոյ նոյն
մախանքը որը միւս եղբայրներն ու-
նէին, որց և անդուն ջանաց ազա-
տել եղբօրը կեանքն ի Դոփթպյիմ,
որպէս զի յետոյ յանձնէր զոտ հօրը,
Մնադ. Լ. 18-30: Տես նաև Իրու-

ըննի բարեմիտ առաջարկութիւնը,
Մնադ. Իթ. 37: Իրուէնի ցեղը չէր
թաւով շատ և ոչ հզօր իսրայէլի
մէջ, Դաթան, Արքուն և Յի պա-
ցեղէն էին: Իրուէնի ցեղը բազմու-
թեան կողմանէ իսրայէլի ցեղերուն
մէջ իններորդ էր, երբ իսրայէլացիք
մասն ի Քանան, Թու. Ա. 21. Իջ. 7:
Իրուէնինեանց երկիրն էր խոսաւէտ
ճարակաշատ յարկելց Յորդանանու,
ի մէջ Ալանոնի ի հարաւոյ, և Գա-
ղատաւու ի հիւսիսոյ: Պարդիս կը
կոչուիք Պէլքա, Թու. Լ. Բ. Յն. Իթ.:
Դեբրովոյց կը խոսէ զիսրէնեանս
վաս զի անհոգ և զանդաց զանուե-
ցան ի պատերազմին Բարակոյ, Դատ.
Ե 15, 16: Անաց դիբէն, իրրե սահ-
մանագլուխ, նշաւակ ըրած էր զա-
նոնիդ սուետ յարձակմանց արեկենոց,
Դ Թագ. Ժ. 33, և Իրուէնեանք ե-
ղան որ առաջին անգամ կը պացան
ի գերաւթիւն Ասորեստանցիներէն, Ա
Մնաց. Ե. 26, 740 ին նախ քան զիր:

Ռավիս, Խորի, որդի Ալմանի
կիւրենացւոյ, որ բանագտառուեցաւ
տանել խաչն յորպ վերոյ պիտի
հանուէր Յիսուս, Մարկ. Ժ. 21:
Նթէ նոյն անձն է որուն ողջոյն կը
դրէ Պօղոս ի թղթին առ Հառնուցիւ-
ցիս, Ժ. 13, ինչպէս հաւանական
է, անշաւշտ կիւնոնց ոպացցց հո-
մարել թէ տոտուածպյին օրհնու-
թիւնը կը բնակի այն մորդուն ըն-
տանեաց մէջ, որ բարեկամ է Յե-
սուսի և կը կրէ անոր իտչը:

U

Աստան, Միք. Ա. 11, կը կար-
ծուի լինել նոյն ընդ Անձնանոյ, Ցեռ.
Ժ. 37, քաղաք Յուգայի տափա-
րակ երկրին մէջ:

Մարտ, 1. որդի Ուեդմոյի, Մնադ.
Ժ. 7: կը կարծուի թէ ասոր սե-
րունդը բնակեցաւ մօտ ի գլուխ Պար-
ուից ծոցյոյն: Տես Գուլ և Ինգմա:

2. Որդի Յակուտանոյ, յազգէն Ակ-
մայ, Մնադ. Ժ. 28: Տես Մարայե-
ցիք 2:

3. Որդի Յեկուանոյ, և թռան Ար-
քահամն ի Քառուրոյ, Մնադ. Լ. 3.
3: կը կարծուի թէ բնակեցաւ յԱ-
նապատն Արքիս:

Սարայնցիք էին և բնակիչք Սարա կոչուած մեծ կղզւոյն, կամ մասնաւանդ, թերակղզւյն Մերովէի, ի հրասիսային Եթովդիս կամ ի հուրբախ, ի մէջ Նեղոսի և Աստորարառոյ, ոյսիին այժմուն Ադպարայի: Ալու կղզւոյն վրայ էր քաղաքը համանաւն, որոյ աւերանենք ին տակաւին, քանի մը մղոն ի հրասիսոյ այժմուն Հենափի: Մերովէ էր քրմանկան քաղաքը, որոյ սկիզբը կորուած է վաղեմի հնութեան մէջ: Մերովէի թագաւորը կընարեին քուրքի իրենց մէջէն, և կառավարութիւնն էր աստուածպետական, և քուրքի կը վարէին իշխանութիւնն ըստ պատգամաց Արամազդոյ Ամմանի: Այս էր Երբայեցոց Սարայն, ըստ Յավուեպոսի, որ կը յիշէ միանդամոյն թէ կամբիս առաւ այն քաղաքը, և կոչեց Մերովէ յանուն քեր իրոյ: Այս պատմութեան համաձայն կու գան աեղեկութիւնը Սուրբ Գրոց Սարայի և անոր բնակչոց վրայ: Ի Գիրու Ծննդոց, ծ. 7, այս Սարայեցոց նախնին էր սրդի Քուշոյ, հայր Եթովդացաւոց: Ի մարդարէութեան Խոսեայ, իդ. 3, և Սաղմ. Հք. 10, Սարու կը յիշուի իրբեւ երկիր հետաւոր և ընկեր: առաջին համարին մէջ ի միասին կը յիշուի Եղիպատօսի և Եթովդիսի հետ, և Մերովէ էր կեդրուական Ավրիկէի մեծագոյն վաճառաշահ քաղաքներէն մին: Հերոդոտոս կը նկարագրէ այս Սարայեցներն իրը յարթանդամ մարդիկ: Տես և նու. իւ 14: Այս ցեղէն ճիշդ մը, ինչպէս կը քարծուի, գալով բնակեցաւ մօն ի գուշի Պարսիդ ծոցոյն: Տես և Քաւլ և Ռեզմա:

2. Սարայեցիք ըսուած են նաև բնակիչք Սարու կամ Շարա կոչուած երկրին: Սուրբ Գրոց Շարայն կը թուի լինել Սարաբոնի Սարայն, գեղ ի հարաւային մասն Արարիս, մօտ յափն կարմիր ծովուն, և մայրաքաղաք երկրին էր Մարիամաք կամ Մարէր: Հաւանականապէս Սարա սրդի Յականայ, յազգէն Սեմոյ, բնակեցաւ ոյս երկիրը, Ծննդ. ծ. 28:

Թագուհին Սարայ որ եկաւ աենել զՍաղման, գ թագ. ծ. Բ Մնաց. թ. Մատթ. ծ.Բ. 42, և մասց ա-

նոր ոռկի, փղսոկր և մեծագին խռովածին: Էր հաւանականապէս ոյս երկրին իշխանը: Արդարև Սարայեցիք անուանի էին նաև առ Յոյնս, իրբե երկելի վաճառականի, իշխալ նիւթոց: Յոր. Զ. 19. Ես. կ. 6. իրեմ. Զ. 20. Եղեկի իւ. 22. Լ. 13. Սաղմ. Հ. 10, Ապէլ. գ. 8: Աւանդութիւն պայցելու թեան թագուհոյն Սարայ առ Սողոման պահուած է Արարացւոց մէջ, որ կը կուն զնա Պալքիս, և կը պատմեն թէ թագուհին եղաւ կին Սողոմանի:

Բաց Յականաեան Սարայէ, ուրիշ երկուք նոյն անուածէն կը յիշուին ի Սուրբ Գիրու: 1. Արքի Յեկոսիանոց, և թռան Արբահաման գ գետաւրոց Մնաց. իւ. 3: 2. Թռան ուրոշոյ, Ա. Մնաց. Ա. 9: Թերեւ սերունդ ու այս Քուշեան Սարայի երենց բնակութիւնը հաստատած էին յԱփրկէ: բայց այս երկու Սարայից ինդիբը մութ և գծուարին է յորուէլ: Ի Սաղմոսին Հ. 10. իրեւ ուրոյն անուածէն կը յիշուին Շարա և Սարայ, որ կու գան դնել իրենց նուէրիներն առ սոս Քրիստոսի:

Սարայեցիք յիշուիք ի Յորոյ: Ա. 15, էին հաւանականապէս Քուշեանք:

Սարաքանի, վա Բողոքէ, Առաք բաղդէական բառ, մասն ազգակին Քրիստոսի ի վերոյ խայմէ, Մատթ. իւ. 46: իին սաղմոսին 1. համարէն առնուած է ամբողջ խօսքը, որ մարդարէարար ըսուած մարդիկ: Տես և նու. իւ 14: Այս ցեղէն ճիշդ մը, ինչպէս կը քարծուի, գալով բնակեցաւ մօն ի գուշի Պարսիդ ծոցոյն: Տես և Քաւլ և Ռեզմա:

2. Սարայեցիք ըսուած են նաև բնակիչք Սարու կամ Շարա կոչուած երկրին: Սուրբ Գրոց Շարայն կը թուի լինել Սարաբոնի Սարայն, գեղ ի հարաւային մասն Արարիս, մօտ յափն կարմիր ծովուն, և մայրաքաղաք երկրին էր Մարիամաք կամ Մարէր: Հաւանականապէս Սարա սրդի Յականայ, յազգէն Սեմոյ, բնակեցաւ ոյս երկիրը, Ծննդ. ծ. 28:

Թագուհին Սարայ որ եկաւ աենել զՍաղման, գ թագ. ծ. Բ Մնաց. թ. Մատթ. ծ.Բ. 42, և մասց ա-

մահը, Մատթ. քջ. 1-12. Ղուկ. ի. 27. Սադուկեցի անունը կը թուրի ծագած եղրայեցերէն բառէ մը որ կը նշանակէ որդու. բայց Թալմուտեանք կ'ըսնի թէ Սադուկեցի բառը եւած էր Սադուկի կամ Սադովիսս անուն անձէ մը, որ էր հրմիչ աղանդոյն, և ապրեցաւ իրքն երրորդ դարուն նախ քան զիրիսոս։ Սադուկեցի կը մերժէին ամէն աւանդութիւնն և անդիր օրէնք, և կը համարէին Սուրբ Գիրը միայն իրքն միմիպյն ազդիւր և կանոն Հրէտական կրօնից։ կը մերժէին նաև փարիսեց վարդապետութիւնն զդիւց, չէն ընդունելի թէ կոյին հրեշտակը և ոդիք, կը կարծէին թէ հոգին կը մռանէր ընդ մարմնոյն, և ընդ հանրապէս չէն ընդուներ նաև հանդերձաւ կեանք վարձուց և պատժոյ, Մատթ. իբ. 23։ Մինչ փարիսեցին կը համատային մռանակութ թէ ամէն դէպ և գործ կը պատահի անդառնալի հրամանաւ կամ ճակատադրով, ապակեցիր կը համարէին ամէն դէպ և գործ կամեալ մարդոց կամ քէն և գործողութէնէն։ Այս ազամախոն փիլիսոփայից վարդապետութիւնները չէն, ընդհանրապէս, ընդունելի ժողովրդեան, մինչ փարիսեցուց էին առ հասարակ ընդունելի. բայց և այնպէս բարձրադոյն կ'ըրգի մարդոց շատերն ընդունած էին զոյն, և կը ցուցենէին մեծ իրատամբերութիւն և լուսրարցութիւն։ Հրեից ապդային ժողովոյ անդամներէն սմանք սադուկեցի էին, գործ. իգ. 6-9, նաև Առաքելոց ժամանակի քահանայապետը ոստափէնքից էր, քրիստոնի յառաւթիւնը կը թօսի թէ առաւել և ողյուրաց անոնց տաերթիւնն ընդդէմ Քիրտունէւթեան, Գործ. դ. 1. ի. 17։

Սարքարաւզան։ Տես Թարանայի։ Սալպատ, ուրբանի, էր Յազուտակոյ սերունդէն, մռանելով անապատին մէջ թսզուց հրնդ դուռար, բայց ոչ ուռար։ Սալպատակ մահն առախթ առաւ հաստատել առ օրէնքը, որ կը հրամայէր առանց ուռարե մռանող մարդու մը դասերց ժամանդել իրենց հոյրէնի ստացուածը, բայց չամսունանալ օստար ցեղէ

մարդու հետ, Թու. իջ. 33. Իէ. 1-11. Ցեղ. ժի. 3, 4։ Սամանանի Ցլան։ Որմէ կամ ուրիշ որեցէ պատուար կանգնել կ'երեւ թէ ոսվորական չէր առ Հրեայց, Մարկ. թ. 23, թէպէտ պարտէղները ցանկով պատել երբեմն սովորութիւն էր, Ուստի հին և տեական սահմանները կալուածց բաց դաշտի մէջ, Հուսթ. թ. 3, կ'որոշուէին անկիւնները տնկաւած ծառերով կոմ կարկառով քարտոնց։ և որովհետեւ իշխան էր էր այս նշանները վերցնել, դրացով հոգին տեղ տանու այս կերպով կը համարուէր տեսակ մը նենգութիւնն և գործ արժանի խսիր պատմւելու, թ. Օր. ժի. 14. Առակ. իբ. 28. Ովս. Ե. 10։

Սազարքիւ, ուշեց ՎԱՐՈՒԱՆ, Ա. Մնաց. գ. 17, հոյր Զօրքարքիւ, եղր. գ. 2. Նէեմ. ժի. 1. Ամբ. Ա. 1, մին ի նախահարց գրիստոսի. աւետարաններուն երկու ազգարանութեան մէջ ևս կը ժիշտի, Մատթ. Ա. 12. Ղուկ. գ. 27։ Տես Ազգարամեարքիւն։

Սազամինա, գլխաւոր քաղաք կիպրոս կղզուց, հսս այցելութիւն ըրին Պօղոս և Բառնաբատ յամի Տն. 48։ Բառնաբատ էր ընիկ ի կիպրոս, և կը ընտակէն հոն ոչ սակա Հրեայց առ որս աարուած էր արդէն Աւետարանը, Գործ. դ. 36. ժԱ. 19, 20. իԱ. 16։ Պօղոսի պայցելութիւնը նշանաւոր եղաւ Եղիմանայ վրայ գործուած հրաշքով, և կղզուն կառավարչին Սերգիոսի Պօղոսի գարձիւն ի քրիստոնէւթիւն, Գործ. ժԳ. 5-12։ Սազամինա էր ընդ արձակ քաղաք, կիպրոսի արեւելան կողմը, և յետ ժամանակաց կոչուցաւ կոստանդիիս։

Սազմէ, Խուզզունիւն, 1. հին անուն երրուսաղեմի, Մնադ. ժԴ. 18. Երբ. ի. 1, 2, նոյն անունը կը առընթեր յեազյ Երրուսաղեմի պյուրանուն, Սազմ. ՀԶ. 2.

2. Քազաք Ակեքեմացւոց, աեղն անձանօթ, Մնադ. լԳ. 18։

Սազմիմ, քազաք մօս ԱԱ. իննան և ի Յորդանան, ի Հարաւայ Բնթանայ, Յով. գ. 23։

Սազիստ, դաւառ կից ի լեռան

Եփրեմոյ, յարկեմտից, Ա. Թագ. թ. | սեպս հնդետառան մղոն և Լեռ-
կ : Զբահաղ-Սալիս կը դնէ Յով | դպյէ, դեղ ի հիւսիս :



Սաղմանաք, արքայ Ասորես- | և Անհերիմայ : Ելաւ գահն եր-
անի, և մէջ Թագաթիւղաղասարայ | 728 ին նախ քան զիր., և Թա-

գաւորեց չսրբառառն ամ։ Ասւըր Գիրք կը պատմէ թէ Սաղմանառար եկաւ Պաղեստին, առաջ Սամարիա, և ոսխողեց զլվսէ հասուցանել Հարկ։ Բայց երրորդ տարին Ովսէէ չկանալով տառնել Սաղմանառարայ կեղեմանց, միացաւ գաղու Եգիպտասի Սովու թագաւորին հետ։ Ասորեստանի լուծը նետելու ։ Սաղմանառար եկաւ Ովսէէի վրայ զօրք, աւերեց Սամարիա, պաշարեց զՈվսէէ իւր քաղքին մէջ, և թէպէտ Ովսէէ դիմացաւ երկը տարի, Դ. Թագ. Ժ. Ժ. 9-12. Սաղմանառար առնելով քաղքը, կործանեց ամրութիւնները, կապեց զՈվսէէ և ժողովուրբէն շատերը վարեց ի գերութիւն անեց քան զԵփրատ։ Այսպէս կործանեց Սաղմանառար Սամարից թագաւորութիւնը որ տեւած էր երկերիւր յիսուն և չորս տարի, 973 էն մինչեւ 721 նախ քան զԻր։ Հոյ գրուած պատկերը գտնուած է Ասորեստանցուց ժամանակէն Թեացած վեց ու կես սուր արձր ու մարմարիսն կսթողի մը վրայ, որոյ բռնը կողմնը լի էն արձանադրութեամբ։ Այս կոթուոց գտնուեցաւ հիւսիսյին արկմտեան պալատին աւերակներուն մէջ ի Նեմոււտ, և շատ ապացոյցներ կան կարծելու թէ պատկերը կը ցուցնէ զՍաղմանառար որ իւր զլուուր նուաճեալ Հրէից Տըպատկութիւնը կ'ընդունի։ Յուդայի թագաւորն իշխան էածողութեամբ գէմ դրաւ Սաղմանառարայ, Դ. Թագ. Ժ. 7. բայց կ'երկի թէ Սաղմանառար աւերեց զՄովար, Ես. Ժ. 9. Ժ. Ժ. Ժ. Գ. բայց Յօվելպոսի Սաղմանառար նուաճն զՓիւնիկէ բաց ի կղոյքին Տիւրուէ, զոր ի զուր պաշարեց իր հինդ տարի։

Սաղման, Ա. Մնաց. Բ. 11, ցեղապետ Յուդայի առհմէն, այր Ռախեար և Հայր Բառապ, Հռութ. Դ. 20. Մատթ. Ա. 4, 5. Ղուկ. Գ. 32.

Սաղմանա, հրուանդան կրետէ կղոյքին հիւսիսյին արկելեան ծայրը, զարդիս գլուխ Ախերայ, Գործ. իկ. 7.

Սաղմանաց, Գիրք. Այս գրաց երբայցերէն առունն է Դեմիլլիմ, այսինքն զովեսոք կամ փառաբա-

նութիւնը, թէպէտ սաղմաներէն շատերը մանաւանդ ողը կամ եղերբերգութիւն են։ Սաղմանաց մեծադյոյն մասն ունի ի վերնազրին դիմու, որ կը նշանակէ բանաստեղծութիւն, երգ։ Այս բարը եօթանասունկը թարգմանած են յունարէն գուման, յորմէ հայերէն սաղման, այսինքն նուազերգութիւն, կամ քերթուած քնարական։

Դաստիարգութիւն։ Ոմնիք ի մատենագրաց դաս բաժնած են սաղմաններն անհնց բանաստեղծական յատկութեան համեմատ, զորօրինակ ի տարրու, յեղերբգութիւնն, պյուղքն հանդերձ, Լաւագոյն են ի բաժնել զնոսա ըստ նիւթոյն։ Ըստ պյուղ սաղմանը կը բաժնուին վեց դաս։

1. Երդք ի գովեռու Եհովայի, Դեկիլ բուն նշանակութեամբ։ Այս երգերն ուղեալ են առ Եհովա, իրեւ առ Աստուած համայն բնութեան և Արարիւ արեզերաց, Սաղմ. Ը, ձի., իրեւ առ պաշտօնան իսրայելի, Սաղմ. ի. իթ. Լ. Գ., կամ առանձին մարդոց, հանդերձ շնորհակալութեամբ վասն ազատութեան ի շարեաց, Սաղմ. Ժ. Լ. Խ. Խ. Ե., և կամ կը վերաբերին բուն և ուղինական յատկութեան Եհովայի, Սաղմ. Ղ. Ճ. Թ.։ Այս սաղմանները գրուած են խորին իմաստիւք և կ զեմ զդացմամբ առ Աստուած, առանձին առանձինութիւն նորա, առ վերկագրութիւնն, պյուղքն հանդերձ։

2. Երգք տաճարի, որ երգուած են ի հաւակատիս տաճարին, ի մեւատ տապահուին, պյուղքն հանդերձ, կամ տաճարին պաշտօնանց համար յօրինուած են, Սաղմ. ի. ի. Ճ. թ.։ Այս գառնն կը վերաբերին նաև ութիւնարաց երգերը, զոր կ'երգեն անոնք որ կը գտյին պայտագույն առաջանձն առաջանձն առանձին առանձին պյուղքն հանդերձ, օրինակի համար Երգք աստիճանաց, և Սաղմ. Ճ. թ., պյուղքն հանդերձ։ Ցես Աստիճաններում երգը։

3. Ըսդ հանուր կրօնական և բարոյական երգեր, որ գրուած են որտի յօւղմամբ և զդացմամբ, բանատեղծական անզ, ուստի և մարդուս պյուղքն հանդերձ, կը յայտնեն,

զորօքինակ, վատահաւթիւն առ. Աստուած, Սաղմ. Իդ. Իբ. Ճիւ. Նուիրութե առ. Աստուած, Սաղմ. Փջ., վափակը պաշտօն մասուցանելց Աստուեցյ անոր տաճարին մէջ, Սաղմ. Իբ. Իդ. աղօթք մեղաց Թողութեան համար, պյուղքն հանգերձ. Այս գառուն կը վերաբերին եօթն սաղմուք պաշտխարութեան, ինչպէս կը կոչուին ընդհանրապէս, Սաղմ. Զ. ԻԵ. ԼԲ. ԼԵ. ԼԲ. ԾԱ. ՃԼ. Կակ վարդապետական երգեր, քանի մը ճշմարասթիւն, և բարյափական սկըզբունք, պյուղքն հանգերձ, պարունակոց երգեր, Սաղմ. Ա. ԼԴ. ՃԼ. Դարձեալ, ԺԵ. ԼԲ. Ծ. և պյուք. Այս գառուն վերաբերեալ սաղմուք շատ են:

առանց նպատակի. Դաւթի փոքրանցք և յաղթօսթիւնք արժանի համար- ուած են պատմուելու ի Սուրբ Գիրք, վոն զի մասնաւոր վերաբերութիւն ունին. Լոր Պտղոմէ առ գիտողու- թիւնը կ'ըն թէ Հին կտակարանին մարգարեւութիւններէն շատերը համան են պյուղագարեւութիւնները Տուու- զին՝ յորս աշ հաղար տարին է իբրև մի օր, աւոսի և պյուղագարեւու- թիւնք կատարուած չեն միանդա- մոյն, պյուղամանակ ժամանակ ընդդ բազում գարս, թէպէս անոնց բառն շահանագութիւնը կամ լրումը կը վե- րաբերի պյուղամանաւոր ժամա- նակին:

Վերինագիրք սաղմուաց, բացի քառան և հինգ սույնուաց, որ և կը կոչուին

4. Եղերտկան սպազմակը, պյախիքն
սղբոց և գանգատանաց մրմունք,
հանգերձ աղօթիւք օգնութեան:

5. Անսիսկան սազմովք, որպէս Բ.
ԻԲ. ԽԵ. ԿԹ. ՀԲ. ՃԺ. այլովքն հան-
գերձ.

6. Պատմական սաղմոնը, յորս իս-
լայսելացւաց հին պատմութիւնը կը բե-
նուած է ի խրամ կամ ի յարդոր,
Սաղմ. ՀՀ. ՃԵ. ՃԶ. ՃԳԴ.:

Բայց սազմուաց մէջ կատարեալ բաժանում մը ընել տահնար է, վասն զի կան սազմով որոց մասնէք կը վերաբերին աւրցին աւրցին երկու կամ աւելի տարբեր դասութու: Բաց ի բուն Մեծափական սազմուներէ, Մեծափակի փայ կանխառութիւնք բարոր սաղմուաց մէջ կան ցիր և ցան: Ձեմքն առանգ ընթերցողք յաճախ կը պատահին այսպիսի համարներու որ, իբրև Քրիստոսի յատկութեան և գործին վերաբերեալ մարգարեւթիւնք, կը դրաւեն ընթերցողին միաքը: Այս սազմուներէն ոչ ստիգմա յիշաւած են ի Նոր Կոստակարանի. և անտարակշայ չիշաւածներէն են շատերուն լցուածներ և իմաստուն այսելով կի՞նայ ըսուիլ թէ նաև ասներ Առաւածորդցոյն վերաբերեալ մարգարեւթիւններ են: Նոյն իսկ Դասիթի գեղեցիկ օրինակ էր Փրիչին, և անոր կենաց այլեւոյլ պատահարներն էին ստուերագիծ պատկեր Դաւթի Ուրդացին և Տետան: Այսպիսի սազմուաց յիշաւակութիւնն ի Սուրբ Գիրո չէ

առանց նպատակի. Դաւթի փորձանցը
և յազմաւթիւնը արժանի համար-
ուած են պատմուելու ի Սուրբ Գիրք,
վասն զի մասնաւոր վերաբերութիւն-
ունին. Լոր Պատրի սու գիրուող-
թիւնը կ'ենթ թէ չին կոտականին
մարգարէւթիւններէն շատերը նաման
են այն մարգարէւթիւնները Տուո-
զին՝ յօրյ այս հազար տարին է իրըն
մի օր, սւստի և այն մարգարէւթ-
իւնն կատարուած չեն մրանդա-
մայն, այլ ժամանակ ժամանակ ընդ-
րազուած գարու, թէպէտ անոնց բառն
նշանակութիւնը կամ լրումը կը վե-
րաբերի այս ինչ մասնաւոր ժամա-
նակի.»

Վերնագիրը սազմուաց, Բայց ի քառակ
և հինգ սազմուաց, որ և կը կոչուին
որը սազմուպ, բոլոր մնացեալք ունին
այլեայլ վերնագիր։ Վերնագիրը կը
ցուցնեն հեղինակը, սազմուին առի-
թը, այլեայլ երդի տեսակներ, եր-
դին եղանակը կամ չտաք, նույնա-
բանը որով պիտի երուէր սազմուր,
երածշտաց դասը, այլովքն հանդիրը,
Այս վերնագիրը շատ անդամ մութ-
են, քանզի Երբայցեաց երածշտա-
թիւնը և երածշտական դորձիք դրե-
թէ անծանօթ են մեզ, Նաև շտա-
հին են վերնագիրը, նթէ չեն այն-
շտի հին որշափ են նոյն իսկ սազ-
մուպ, և յերբայցերէն բնադրին
զատուած չեն սազմուներէն, ինքուն
են արդի թարգմանութեանց մէջ և
վերնագիրը նաև տարրեր են Յառ-
աւրէն և Ասպրէն թարգմանու-
թեանց մէջ, կան բառեր որ առանց
թարգմանութեան առնուած են ի
վերնագիրս, և կարծեզ միոյն կրնան
մէկնուի. Տես Հիկկայօն, այլովքն
հանդերձ։

Հեղինակը և ժամանակը սազգուց : Երբայցերէնի մէջ Գալթի կ'ընծայուին եօթանառուն և երեք սազմուր, իսկ ի թարգմանութեան եօթանանից մետասան ևս աւելի : Ա. սազմուր կ'ընծայուի Մովիսի : Միւս սազմուր հեղինակներուն գտըվ, Սուրբ Գրոց քննիչներուն մէջ կարծեց մեծ տարբերութիւն կայ :

Սազմուրց ամբողջ հաւաքածղն կը թաւի թէ ի սկզբանէ հետեւ բաժնաւած էր հինգ գիրք, թերեւ ըստ

թայէ, Աւայէ, Խմաթէ և Սեփարսիմէ, որց հետ Սամարգիս Թեացող Հրեայք խառնուեցան, և ի վարիտանի ձուլուեցան ի մի, Դ. Թագ. Ժէ. 24-41. Այս օրինակ սկզբը ու հարկաւ առել պատի ըստը Հրեայք վԱմարացիս. Նոր և խառն ցեղն արդարի խնդրեց Ասորիստանէ իսրայելացիք քահանայ մը աւուցանել անանց ԵՀովայի որէնքը, և ընկալաւ ըստ մասին նոր կրօնքին ձեւերը, բայց Սամարացւոց մեծապոյն մասն կիսով չափ միայն դարձած էր իւր նախիկն հեթանութենէն, Մատու. Ժ. 5. Ղակ. Ժէ. 16-18. Ուսափի, երբ Հրեայք դարձած գերութենէ և ուղան նորէն շինել զերուսազէմ և տաճարը, Սամարացիք ի զուր ջանացին ճանչցուիլ Հրեայ, և լինել դորժակից Հրեայ, Եղր. Ի. Հրեայք չառին յանձն և թշնամութիւն ծագեցաւ ի մէջ երկուց ազգաց, ուսափի և Սամարացիք ոչ մրայի առիթ առին զրաբարել զՀրեայք առաջի Պարսից թագաւորին, Եղր. Դ. Ի. Նէեմ. Դ., այլէ, օգուտ քաղերով Մազմիսի հրամանէն, Բ. Օր. Ի. Ե. 11-13, սրուն համեմատ երբ խոստացեալ երկիրը մտան իսրայելացիք, ժողովրդեան կէոր Գարիզին լեռը կենալով Ամէն պատասխանեցին ուխտին օրհնութիւններուն զոր կը կարդացանի Ղետացիք, առաջար մը կանգնեցին այն լիրան զըսյ, և հաստատեցին հնան զոհեր ըստ հրամանին Մազմիսական օրինաց, թէպէտ նախիկն սեղանն, ըստ Սուրբ Գրոց Երրոյնեցւոց, Գերազ լիրան զըսյ էր, Բ. Օր. Ի. Ե. Յե. Ը. 30-35. Թող զոյս, Սամարացիք մերժեցին նաև Հրեայ բոլոր նուիրական դիրքերը բաց ի հնդամատանէն. Տես Սամարացատ. Այս ամենէն և ուրիշ պարագաներէ, ազգային առելութիւնն ի մէջ Սամարացւոց և Հրեայ, Փոխանակ նուազելու ժամանակաւ, անցցաւ և զրացաւ ընդհակառակին, Բ. Մտկար. Զ. 2. Ղաւկ. Թ. 52, 53. Աստի Սամարացի անունն Հրեայ մէջ եղաւ անուն թշնամանաց և անարդութեան, Յագ. Ը. 48, և ինամով կը զդուշանային Հրեայք խառնակելէ ընդ Սամարացիս, Յագ. Դ. 9. Հրեա-

կանոս, իբր 129 ին նախ քան դՔր. Կործանեց Գարիզին լերան տաճարը, բայց Սամարացիք Գրիսոսոսի ժամանակ գեռ կը յարգէին ոյն լուս իրերեւ նուփրական աեզ, և ազդային յատուկ պաշտօնաատեղի, Յագ. Դ. 20, 21, ինչպէս ցարդ կը յարգէ զոյն Սամարացւոց դշովն մեացորդը, Սամարացիք ևս Հրեայ պէտ կը ոպաւէին Մեսիայի, Յագ. Դ. 25, և անակցմէ սամանը եղան հետեւող Գրիսոսի, և ընկալաւ Քրիստոնէական կրօնից վարդապետութիւնները: Տես Գար. Ժ. 4, այլպէն հանգերձ. Թ. 31. Եղ. 3.

Հատերուն ծանօթ է թէ Սամարացիներէն դշովն մեացորդ մը կոյ տակավին ի նազաւլուս, հինն Ավեքմ: Եւրոպացի գիտանց ինամով քննեցին պյու ժողովորդը, և գիտաններէն սմանք յանախ թզթակցեցան անոնց հետ, բայց պյու քննութիւններէն կարեւոր արգիւնք յաւազ չեկաւ: Այս Սամարացիք ունին հնդամատանէն օրինակ մը, զոր կ'ըսուի թէ գրած է Փենեհէսի սրդին Արիսուս, 1400 ամէք յաւազ քան զՔր.: Գանի մը օրինակք գրուեցան պյու հըգամատանէն, առաջին 1616 ին, և բազդատուեցաւ Երբայցական ընտրին հետ, ընդ որում գրեթէ նոյնէ: Կան պյու երկու ընազրաց մէջ ընծերցուածջ տարրերութիւնք, բայց ոյն ատրբութեանց շատերուն, նու մահաւանդ ամենուն մէջ Սամարացւոց ընծերցուածը կ'երկի իսանդարեալ: Մատերա ճահատագարհարդ ոտեւ պյութիւն ըրին նազաւլուսի Սամարացւոց: Ասաց թիւն է իբր հարիւր և յիսուն, և են ընրմ օրինապահք: Հրեայ շարաթը մեծ ծովութեամբ կը պահեն, և օրը երից կ'երթան ժողովրդանց ազօթելու: Տարին չըրից, պյունին զտայի, պէտականութիւն, տաղաւարահարաց և քաւութեան տօներաւն, ամէնքը կ'երթան իրենց հին ատարին աեզն ի Գարիզին յերկրպատութիւն: Տես Գարիզին:

Սամարիտ. 1. Գրիշին ժամանակ Սուրբ երիցին երից բաժանմանց մին, որոյ սահմանք էին ի հիսուսյ՝ Գալլեա, ի հարաւոյ՝ Հրեաստան կամ

Յարեսյանան, յարեկեց՝ Յարտանան, և յարեմից՝ Միջերկրական ծովը, և կը պարունակէր ի սկզբան Եփրեմոյ, Մանասէի և Խոպքարոյ տրուած երկիրներաւ մասերը, Ղուկի. Փի. 11. Յագ. Դ. 4. Սամարեց ըլսարներն աւելի բերքի կը նկարագրուին քան Յուղայինները, և անոր հսկաներն ու դաշտորը աւելի մշակեալ և պաշարեր. Տես Քանաք, ոչ սակաւ Գրիտառնէսական եկեղեցեմեր անհուեցան հսու կանուխ, Գործ. Ը. 1, 25. թ. 31. ժ. 3.

2. Քաղզոք, Պաղեստինու միջավայրին մօտ, իրը վեց մէսն յարեմից հիւսիսոյ Ափեմոյ, Խորոյիլ թագաւորն Ամրի շինեց ոյս քաղզոքի երբ 920 ին նախ քան զիթ., և կոչեց Սամարիա յահուն Սեմերոյ նախին տիրոջ լիբան կամ ըլլյն յորյ վերոյ շինուեցաւ քաղզոքը, Գ. Թագ. Ժ. Զ. 23, 24. Սամարիա նկատ մոյրաքաղզոք թագաւորոց Խորոյիլ ժոհանակ Ափեմոյ և Թերոսոյի որ առաջ մոյրաքաղզոք էին. Քաղզոքը գեղեցիկ զարդարուած էր շինուածովք: Աքար շինեց հսն պալտա վկասիրեայ, Գ. Թագ. Խ. թ. 39, նաև Բահազու մեհեան, Գ. Թագ. Ժ. Զ. 32, 33, զար Կորանեց Յէսո, Գ. Թագ. Ժ. 18-28. Մարդարէս ստէ կը յանդիմանէին զՍամարիա կապաշտութեան համեմը, Խ. թ. 9. Եղեկ. Ժ. Զ. 46-65. Երկից պաշտուեցաւ Սամարիա Ասորիներէն, Գ. Թագ. Խ. Գ. Թագ. Զ. 24. Ե. 1-20. Հուսկ ուրեմն Սազմահասար, արբոյ Ասորեստանի, առաւ և կործանեց զՍամարիա, և երկին ժողովութը գարեց ի գերութիւն, 721 ին նախ քան զիթ., Գ. Թագ. Ժ. է. 3-6. Ուս. մ. 5-7. Միք. Ա. 1-6. Ցես Ամրի: Քաղզոքին մէկ մասը նորէն շինուեցաւ Ֆիդրիի անդիի կողմէն հսն բերուած գութայեցիներէն, բայց յետոյ գրեթէ կործանեցաւ Յոգհաննէս Հիւրիանոսէ: Հովովոյեցի փախանակ բդեշիբն (անթիւիպատո) Գարինիս միւս ևս անդամն նորոգեց զՍամարիա և կոչեց Գարինիս: Օգոստոս առաւ յելայ ոյս քաղզոքն Եկրովիք մեծի, որ ընդարձակեց և զարդարեց զայն, և ի պատիւ կայսեր կոչեց Սերաստա,

որ Լատիներէն Աւգոստա բառին Յանուարէն է: Հերոդէս բնակեցցց հսն վեց հազար գտղթական, և պատեց քաղզոքն հզօր պարտպաւ, շինեց նաև հզակաց մեհեան մը ի պատիւ Օգոստոսի: Աւագ իսկ յառաքելական դարուն ֆիլիպոս և այլք յաղութեամբ գործեցին հսն. Գործն Ը. 5-25. և հսն կազմուած եկեղեցին տեղ բաւեց դարերով, մինչև քանդակաց Եկեղեցի քաղզոքը: Յնա ժամանակաց նորէն կենդանացաւ Սերաստա, և խաշակրաց պատմութեան մէջ կը յիշուի: Զարդիս անհան դիւզ է և կը կոչուի Աւելութիւն, հին աւերակաց քարերէն շինուած քանի մը անակներով:

Ահա Իիշարտուցնի աեզեկութիւնն այդմն քաղզոքին վրայ. "Ինքը շատ գեղեցիկ է և ի ընե ամուսի, ինչցիւ կործեմ, առաւել քան զԵրուառագիմ: Կը կենայ զատուցեալ ըլլու մը վրայ որ գեղեցիկ և մեծ է, շուրջ պատեալ լոյն և խօր հսկուի, և եթէ էր ամրացեալ, բնշպէս կ'ըսուի թէ էր ի Եկրովիք, յայտնի է թէ ի սովոյ ստիպեալ անձնաաւը եղած էր, ոչ թէ անուուած պատերազմական արուեստին հին հնարքը: Հում վել պաշարեալ է չորս կազմն մէկ մը ըլլէ, իւրաքանչիւրը գահաւանդ գահաւանդ, քաջ մշակուած մինչեւ գագաթը, ցորենի արտերով, թղենեց և ձիթենեց. բայց մշակուած է նաև հսիմաք: Սամարիայ բլտըն. է նոյնպէս գահաւանդ գահաւանդ մինչեւ վեր, և է բարձրութեամբ հաւատը մօտակայս լիրանց:

Ամեմու գիւղն է փոքր ի աղքատա, և հսկուն անդին գէտ ի վեր ելքն է ուղղորդ յոյժ. բայց մեր վրանին տեղէն նայուղին եր հաճոյատենիլ ոչ մրայն բնական գրից կողմանէ, այլև գոթական նարտարաբետութեան ունով շինուած հին մենասաանի մը աւերակներուն գեղեցիկ երեւաթէն:

Գիւղն անցնելով, իրը ի միջոցի առաջին գահաւանդակն առաջած կարդ կարդ սիւներ գետ կանգաւն. Մէկ կարգին վրայ համերցի երկուատուն սիւն, բայց յոյլոց քաղմաց որ էին միայնակ, և կը թուէմ լինել եղայլյակորոյս Թագորդք պէլ

կարգաց : Դեռք շատ զաւարձալի է , և առաջնորդը որ կը առներ զի՞ ըստ թէ պյա սփնձներն էին հին պալատի մը սփնձներ : Երկրորդ գահաւանդին վրայ առեսանք նացարձներ պնդակազմ շնուռածոց , բայց էին երբեք կշյուր քարի և կրց և հողախառն ազրեաց : Երրորդ կամ բարձրագոյն գահաւանդին վրայ շնուռածք այնշափ նացրորդ հին շինուածոց , բայց վայսելցինք շրջակոյ երկրին հինանալի առեսից : Մեր աշուշները ըլուրը պատող հսկանի խորութենէն անդին ձկանը լուսով , կեցան հանդիպական ըլքանց վայ , որ մեզով դար վեր բարձրանալով , ամէն գիտն կ'երեւի մեզ իրեք դրտկալի մը վրայ կարգալու համար բաց գրուած մատեան :

Սամեզար , որդի Անախայ , երրորդ գահաւանոր իսրայելի , յետ Աւագայ և քիչ յառաջ քան զբարակ , մեծ նեղութեան և երկիւզի ժամանակ , Քառ . Գ . 31 . Ե . 6 . Սաւրը Գերք կ'ըսէ մասին թէ Սամեզար զալուզանեց զիւրայել , և թէ եղան խթանով սպաննեց վեց հարիւր Փշըւացի :

Սամեր , հախիկին տէր բլրցն որց վերայ Ամի շնենց Սամերիքա քաղաքը , Գ Բագ . Ժ . 24 .



Սամեր , ծանօթ տաւակ , նման արջնդեղի , կճճճան , սյլովքն հանդերձ , բայց տէրին հսուաւուտ , որ կը բաւանի Պազեստանին , և որմէ առան նոր տային Հրեայը :

Սամեն , Դաւթի երեսան քաջերան երեք գլխաւորց մին , որ Դաւթի և Եղիազարց հետ գործակից էր Բագ . Կ . 11 . Ա Մը-

նաց . Ժ . 12-14 համարներուն մէջ յիշուած քաջագործութեան : Ուրիշ քաջագործութիւն որպա կը պատմուի Բ Թագ . Ի . Գ . 13-17 համարներուն մէջ :

Սամես , կզի Արեխովելագոսի , առ եղերը Փարուն Ասից , հանդէպ Լիւգիսոյ , որմէ բաժնուած է կղզին անձնուկ նեղցին : կղզին նուիրեալ էր պաշտամոն Հերայ առաւելցին որ ուներ հան հյակառ մեհեան : որոյ մը նացրորդ ք կան ցարգ : Անուանի էր կղզին նաև խեցեղն անօթոց համար որ կը շնուռէին հան , և իրեն առջի ծննդեան Գիւթագորայ : Հովկ մակեցիկ գլեցին կուտակալին Սամենի ի նպաստ Հրեկյ առ Շամաւնիւ Մակարեած , Ա Մակ . Ժ . 23 . Պօղոս եւալ այս կղզին , մինչ կ'երթար Երուսաղեմ , յամի Տն . 59 , Գործ . Ի . 15 : Զարդին ունի իրը յիսուն հազար բնակիչ , և թէպէս քաջ մշակուած չէ , կը բերէ ունիսին առատ նարինջ , խազոզ և միթ պապաւոզ , կը դրէն նաև ցորեան և գիրի :

Սամեւէլ , Ասուան սեց , Ա Բագ . Ա . 20 , որդի ազօթից , հաշակաւոր մարդարէ Հրեկյ և գտաւաւոր , Գործ . Գ . 24 . Ժ . 20 . ի ծնէ Ղետացի էր Սամեւէլ , Ա Մաց . Զ . 22-28 , և որդի Եղիանայ և Անապի , Եփեմի եւան ի Բատան , ի հիւրիսոյ արևմտից Երաւանակիր : Դեռ մանուկ էր , ընրուեցաւ Անզով , սնաւ և զարգացաւ վկայութեան խորանն ընդ ինանով քահանցապետին Հեղեայ : ի ծնընդէնէ ծծեալ Ասուան և նուիրեալ յուխտաւորութիւն , սկսաւ ընդունել աստուածուած պատգամ ի արդարյութեան իսկ , Ա Բագ . Գ . , և յետ մահուան Հեղեայ կարգեցաւ գտաւաւոր իսրայելի : իսրայելի գտաւաւորց վերինը և յաւացյն էր : Անա բարը և վարչութիւնն արժանի են նկատուելու մասնաւոր հանութեամբ և մեծարանոց : Երբ Սամեւէլ առաւ գտաւաւորութիւնը , երկխոսաւան ցեղք բարյական և քաջարական մէծ նուաստութեան մէջ էին : Սամեւէլ ապատէց զանձնք ամէն օտար ըստէ , գտաւաւորութիւնը ըստ նշդիւ և մահուա , յառաջ առաւ գտաւիրականութիւնը և ճշմարիս

կրօնը, միացուց ցեղերը, և հանեց զանձնիք բարձր աստիճանն քազպաբակրթամեռն. Հրեկ ինդրելը թագաւոր, անձնելով Սամսուելի ծերութիւնը և անոր որդւոց անդիտանութիւնը, կը ցուցնէր մեծ թերեհաւատութիւնը յԱստուած և պահառաթիւն հնազանդութեան ի կամ նորա Բայց և այնպէս Աստուած առուած անոնց թագաւոր "իր բարիւթեամբ. բ. Ամս. Ժ. Գ. 11. Սամսուել օծեց զԱմս. ուղ առցին թագաւոր իսրայելի, և յետ նորա զ դաւիթիթ. Դաւիթիթ ի դէպ ժամանակի պիտի յաջորդէր Սաւալզի, որ արդէն մերժուած էր Աստուած. Սամսուել իւր

բարոր կենաց մէջ վարեց վերին և բարերար ազգեցութիւն մը իսրայելի մէջ, նոյն իսկ Սաւալզի վրոյ: Հասաւաեց մարդարէից դպրոցը, "որ եղաւ տևեական և շատ օգտակար. Մինաւ իննուունեւութամանոյ, 1053 ին նախ քան զիբ., մեծարեալ ամենէն, և ոռոգ ըրաւ անոր վրոյ բարը ազգը. Անոր մահսւանէն ետքն անգամ թշուաւականն Սաւալզ, մասնցիւալ Աստուածէն զոր թողած էր, ինդրեց մարդարէին խորհուրդը իսրայելաց մը ձեռազ որ կը պնդէր ունենաւ ոգիներու չես հազարդութիւն. Աստուած թոյլ առու Սամսուելի երենալ թագաւորին, իրեւ մարդարէական պատգամուոտ. Ի սարժանի Ղ. Թ. 6. Կը դասուի Սամսուելի Մովսիսի և Ահարոնի կարգը. Տես Երեմ. Ժ. 1. Երր. Ժ. Ա. 32.

Ասմիսն, ուեւեն, որդի Մասուելի, ի ցեղէն իսանոյ, ապաստար և դասաւոր հարաւային ցեղի իսրայելի իր քան ասրի, Դատ. Ժ. Դ. 1. մ. Սամփոսնի ծնունդը գուշակուեցաւ պահելքը. Սամփոսն էր սիստաւոր ի անհութեանէ, և մարդոց հզօրագյուղ. Եղաւ հաւասարպէս անուանի, անվենէր և զարմանալի արութեամբ, բարոյական տկարաւթիւններով և ողբալի մահաւոտի. Սամփոսն իւր քաջութեանները գործեց ոչ առաջ մասնաւոր օգնութեան Աստուածը "Տերօք Հոգին անոր վրոյ եկաւ, " Դատ. Ժ. 2. մ. Ժ. 6. 19. Ժ. 1. Ժ. 20. 24. Սամփոսնի սիրահարսութեան,

անոր բարեկամերուն վատութեան և թշամիներուն շարութեան յօւսւա գործածուելին յայտնի կը անօնուի թէ Աստուածը նախախնամութիւնն էր որ կը գործէր: Սամփոսնի մեղքը պատճառ եղաւ որ Սամփոսն ինկաւ Աստուածը երեսէն և կործանեցաւ ի մեծ թշուաւառթիւն, բայց ի վախճանի յազթանակեց շնորհքն ու հաւապը, Երր. Ժ. Ա. 32: Այս անձին պատճառմիւթիւնը գեղցիկ կը ցաւցէ թէ ինչպէս չար և անօգործ են մեղքը և մեղաւորք, և ինչպէս կը հսկէ Քրիստոսուի ինաւոմը իւր ժողովրդեան վրայ: Տես Դատ. Ժ. 22, և Մատթ. Ի. 37:

Սամօրբակէ. Կղզի հիւսիսային եգեական ծովան մէջ, առ եզերբ թրակից, Տրոպոյէ ի Փիլիպոյէ աստող նամբուն գրեթէ մէշտազ: Խար առաջնին պայցելութեան առեն յԵրովա, Պօղոս խորիսի նեսեց գեղեցը Սամօրբակէ հիւսիւսային կողմը, Գործ. Ժ. Ա. 11: Առաջ կը կոչուէր Սամսա, և միւս Սամսուէն սրոշելու համար թրակեան վերադիրը կը յաւելուին: Սամօրբակէ ունէր բարձր լեռ մը և համանուն քազպաք, և էր հրաշաւաւոր իրեւ նուիրեալ չեթանասկան խօրհրդոց, մանաւան գիեմարեան և Պրոսէրպինեան խօրհրդոց: Աստի կղզին առաւ "նուիրական" վերադիրն, և կը համարուէր իրեւ անրանուարեան փախուէից և ոնբազուրծաց: Զարգես կը կոչուի ի թրբաց Ակմենորէք:

Սամարաղատ, հաւանականապէտ ընիկ Որսնացի Մովսրու երկիրը, և մեծ թշամին Հրեկից: Թերեւ ընդունած ի Պարուց կառավարութիւնէն իշխանութիւն Սամարացոց և Սամարիա սերուած գութայցելոց վրոյ: Իրեւ Եփրատոյ արեմանեան կողման կուսականներէն մին. Երր. Նէեմիա եկաւ Հուշանէն Երուսաղէմ, Նէեմ. Բ. 10, 19, 445 ին նախ քան զիբ., և սկսաւ շինել Երուսաղէմի պարիսպները, Սամարաղատ, Ցուրիս և Գետամ նախաւացելին զՆէմիա, և զըրկիցն հարցունել թէ ի՞նչ իշխանութեամբ ձեռանարկած էր ովհ գործին, և միթէ ովհ ապաստամբութիւն չե՛ր թագաւորին գէմ: Բայց և այնպէս

Նէեմիա յառաջ տարաւ փութով
իւր գործը, և կասարեց քաղցին
պարխաներուն շինութիւնը, Նէեմ.
թ. 40. դ. 6.

Նէեմիա ստիգուելով դառնալ ըստ
շան Արաւաշխ թագաւորին, Նէեմ.
ժ. գ. 6, 44 ին նախ քան զիբ., ա-
նոր բացակայութեան ատեն Եղիա-
սիր քահանայապահն իւր թուռ Յո-
վիադոյի որդին Մանասէ մանուն-
ցոց Սահարազատուն գոտեր հետ,
և Տուրիայի, Սահարազատույ աղ-
գականին, առաւ բնակարան տա-
ճարին մէջ, Երբ Նէեմիա գործուն
Երուսաղէմ, (ատրին ճշջիւ յայտնի
չէ,) արտօքսեց զՑուրիս ասանարէն,
և չթողուց Մանասէի, քահանայա-
պահին թուռն, բնակել քաղցրը,
և ոչ քահանայական պաշտօն վարել,
Մանասէ պյասէն մերժուելով, գնաց
իւր աներով, Սահարազատուց բով,
որ օգնեց անոր իւր քահանայական
պաշտօնը վորել Գարբին լեռ.
Տես Գարբին և Սահարացիք:

Սահամիմ, Տես. ԺԹ. 33, քաղցր
Նէիթազիմոց, հրեսիսակոզմը, կա-
դէսի և Անդիլիքտանու սարսարին
մօն, Դաս. Դ. 44.

Սահամի, Մնդ. 12-17. Խոխատկան Յակոբոյ երեցազ երկ-
նային սահնդզյն միթարական ամ-
սիլ վատահեցուց զՑակոր թէ ամե-
նազէան Աստուած պիտի ինամուր
զնա, և պիտի շնորհէր անոր ժողո-
վրդեան ամէն հարկաւոր բարիք աշ-
խարհիս անապատին մէջ, Երբ. Ա.
44. Այն անսիլ կը ցուցեէր նաև
թէ ճամբայ բացուած էր երկիրէ յեր-
ինս, ինչպէս նաև յերկինց յերկիր:
Այս անսիլը կրնածիք համարել նաև
օրինակ Գրիտոսոսի ինսութեան յուրամ
երկիրէ և երկիր կու գտն ի մի, և
Գրիտոսոսի գործին՝ որ կ'ընտանեցնէ
մարդիկ Աստուածոյ:

Սահմիր, Հերմնն լերան արուած
անուն ու Ամնդրհացիներէն, Բ Օր.
Գ. 9. Ա. Մնաց. Ե. 23. Եղեկ. Իի.
5. Տես Հերմն:

Սարտոսար: Տես Զօրաբարել:

Սատանայ, ինկած հրեշտակներէն
մին, մահաւանդ անոնց գլուխը: Աշ-
խարհի վոյ գլուխը պատճառ է
չարեց սատանայ, և անոր մէն նը-

զատակին է հակառակիլ բարւայն
զըր կ'ուղէ ընել Աստուած: Այ ջա-
նայ մանաւանդ իւր արքանեակնե-
րուն, միւս գիւաց ձեռքով, ես կե-
ցւնել մարդիկ ընդունելէ Գրիտոսո-
սով գրիտիթիւնը:

Սատանայ անունը կը նշանակէ
ըստ Երրոյցերէն լեզուին, հակա-
ռակիորդ: Բայց Ասւոր Գիրը ուրիշ
պլյասուլ անուններ իւր սատա-
նայի՝ անոր յատկութիւնները ցու-
ցնելու համար: Կը կոչուի իշխան
աշխարհին, Յովհ. ԺԹ. 31. “ոգոյս
իշխանութեան իշխան,” Եթ. Բ. 2.
“ոյս աշխարհիս սատուածը,” Բ կոր.
Դ. 4. “վիշտոց, հին օձ, սատանայ,”
Յայս. Ի. 2. “շար,” Ա. Յովհ. Ե.
18., “մանչող առիւծ,” Ա. Գետր.
Ե. 8. “մարդասատան,” “սատախու,”
Յովհ. Բ. 44. “թէեզզերուուն,” Մատթ.
Դ. 45. “թէեփիար,” Բ կորնթ. Զ. 45.
“եղրայլյաներուն դէմ” չար խօսոց,
Յայս. ԺԹ. 10: Բայց Գրոց մէջ կը
նկարագրուի երրի լի չարակամու-
թեամբ, անդին ութեամբ և խարէու-
թեամբ, թշնամի Աստուածոյ և մարդ-
կան: Անդադար կը շահոյ կորուսա-
նել հոգիներ, և ամէն հնարը և
նենդութիւն կը դործածէ յարմար-
ցնել իւր փորձութիւններն ամրց-
ոյիկայու բարուց և վիճակներուն:
հրապուրելով տկար մարդիկի, երբեմն
բարիներն անդամ, ինչպէս նաև իւր
արքանեակներն, գևերը, յօդնութիւն
և ի գործակցութիւն: Գրեթէ բոլոր
աշխարհը անոր որզն ատին է: Բայց
ինքն է ընիմնալ թշնամի: Գրիտոսո
սիմի շարիչտիւն այս օճին զըրւիք,
պիտի հան զնա աշխարհէս դուրս,
թնդպէս հանած է մարդոցմէ, և հաւակ
ուրիշն պիտի փակէ զնա յաւիտեն
անոր և անոր հրեշտակներուն համոր
պատրաստուած անզը: Մատթ. Իի.
44.

“Դէն բառն շատ անգամ կը հա-
գիորի Աւետարաններուն մէջ, բով
սատանայ բառով կ'իմացուի միշտ
զիւց գլուխը, Աստուածն և Եր
հրեշտակները, Մատթ. Իի. 45, որ
բնութեամբ և դործազք նաևն են իւ-
րենց իշխանին: Նոր կատարանին
մէջ շատ օրինակներ կան գեկերէն բը-
նուած մարդոց, որ ընդհանրապէս

կոչուած են գիւղակոր : Ամանը կը գընդէն թէն թէ դիւահարք բնական ախտածէններ էին, զորօրինակ լուսնոս, խելագար, այլօքն հանդերձ, ոչ թէ չար ոգիններէ բանուած : Բայց մեր Փրկիչը կը խօսէր և կը հրամայէր դիւաց որ էին գործողք ի դիւահարո, և դեռ կը պատասխանէին և կը հնագանդէին գրիստոսի խօսքին, և իրենց ներկայութեան ապացշցը կատային առաջելը զանոնք դրու թագուլ կը բանագագատուէին : Գրիստոս, իբր ապացշցը իր պաշտօնին, կը ու թէ դեռ կը հանուին . իւր առաքեալներուն կը խոստանայ նոյն իշխանութիւններ զոր ինք կը վարեր այս չար ոգւոց դէմ : Գտամբուկ կը ըսէ, ները կը գանեմ յիշուած դիւահարներէն ամանց մէջ գեկերուն թիւր, անսոց գործերը զանազանուած դիւահարոց գործերէն, դիւաց խօսքն իրենց որպիսութեան վկոյ դիւահարներէն հանուելին ետք և հանուելին առաջ, իբր կը գրտնեմ յիշուած դիւաց յասուկ բաղչձանք և կիրք, և դիւաց ընդհանրապէս վարուելին և գործելին առնուած օրինակներ, իբր այս ամենը կը գրտնեմ, անհնար է ինձ ուրախալ անսոնց գյուղթիւնը :



Հայում, աղիւ տեսակ փայտի, որմէ շինեց Արգես խորանին վերաբերեալ աստիտակներուն, սեղաններուն և գերաններուն մեծագոյն մասոր, Սերանիմոս կ'ըսէ : Այս փայտը կարծր է, թիւրաթէկ, ողորկ, անսուած շատ գեղեցիկ, այնպէս որ հարուստ և ընտիր գործ սիրող անձինք իրենց մասմուշներու պատասխներն այս

փայտէն կը շինեն : Այս փայտը չի բաւանիր մշակեալ աեղքը, և ոչ ուրիշ Համեմական կայորութեան երկիրներուն մէջ, այլ միայն Արարեայ անապատանները : Կը կարծուի թէ կը նշանակէ ուսէց կոչուած ծառին ունիւ անսուած կարծր և պարզ լիրանց կողմերը, և է այնպէս կարծր և զինք որ գրեթէ անփուա է : Տես Արելսատին :

Սարա, ուստութիւն, գուստը Ասերոյ . Երեցս կը յիշաւի Եգիպտաց գաղթելց մէջ, Ծննդ. ԽԶ. 17. Թու. ԽԶ. 46. Ա. Անաց . Է. 30 : Թէ ինչու համար այսուես նշանաւոր էր, չէ յայտ, բայց Հրեկց բարբեկներն այլապէս առասպեսներ կը յօդէն ասոր վրայ :


Սարա, քաղաք Դահեանց Յաւացի ասհմանին մէջ, Բ. Անաց . ԺԱ. 10. Յես . ԺԵ. 33. ԺԹ. 41 : Ասմիւն էր Սարասցի, Դատ . ԺԳ. 2, 25. Ա. Անաց . Բ. 54 . Պ. 2 : Կը կարծուի թէ Սարան է այժմուն Սուրահ, որ լեռնային մենաւոր դիւզէ, Բենամաֆիւն դէպի հաւսիք ըլուրներուն ծայրը : Շամբան կ'ըր կ'երթար թամնաթաշ և զառիվոյց քարուտ, շատ յարմար որշ ըլլուլու վայրի գաղանաց : Հաս ոպաննեց Ասմիւնն առիւծն, առանց զինու օգնութեան, Դատ . ԺՊ. 5-7:

Սարայ, կամ Սարրա, կին Արահամն, գուստը հօր նարու ուրիշ մօրէ, Ծննդ. Ի. 12 : Բայց Հրեկց մատենագիւներուն մեծագոյն մասը և մեկնիշներէն ամանք նոյն կը համուրին զՍարա ընդ Յեպայի, որ էր ՔՄՊ. Ղ. սփառոյ և կղրօր գուստը Արցահամն, Ծննդ. ԺԱ. 29, վասն զի “գուստը” բառն ըստ Երրայական սովորութեան կը նշանակէր որեկցէ կին զաւակ, և “ՔՄՊ.” կը նշանակէր որեկցէ մերձաւոր արեանաւու : Երբ Աստուած ուխա դրաւ Արրահամն Հետ, փոխեց Սարայ, ի՛ տիխո, անունը ի Սարրա, տիխո, և անկէ որդի իսուսացաւ Արրահամն, իստում մը՝ որ կատարեցաւ ժամանակին : Սարայի պատասխեան գլխա-

սարագոյն կէտերը որ կը յիշուին ի Սուրբ Գիրո՛ են համաձայնել Սարայի Արքահամեն թէրահաւատ կեղծաւութեան մինչ էր Փարաւանի և Արքմանիկայ քով, անոր երկար ամւութիւնը, ապա իւր ազախինը Հագոր Արքահամու հարճութեան, այս երկարքին, Սարայի և Հագորոց, նախանձ բէրելի իրարու, և Սարայի ծնանելին ի ծերութեան զիանակ, “իսոսաման որդին, ն Ծննդ. Ժի — ի Դ. կը թուուի թէ էր Սարայ անհամենան գէղեցիկ, և պանչևի օրինակ հաւատարիմ կնութեան։ Սարայի հլութիւնը կը գովուի Ա. Պետր. Դ. 6, և հաւատաբը Երբ. ԺԱ. 11. Տես և իս. ՄԱ. 2. Գաղ. Դ. 22-31։ Սարայ ապրեցաւ հարբեր քառան և եօթք տարի։ Մեռած Քերոսին մորը, և Արքահամ թէրապէէ եկաւ անոր ուուրդը կատարելու, յետ որց գնեց նիդունի գնետացւոյ արտօն, ուր էր պար գեմփոր, Մաքփելոց անուն, ուր թաղւեցաւ Սարայ, Ծննդ. ի Դ. 9.

Սարգսն, էլիու ունեսաւ, իս. ի. 4-5, հայր և նախորդ Սենեկերիմայ, և Ասորեստանի մեծանուն թագաւորներէն մին։ Սարգսն էր գոս պատարազնոց, որց անունն անդամ մը միայն կը յիշուի ի Սուրբ Գիրո, և պատմութիւնը քիչ ժանոթ էր, մինչև որ մօտերո գտնուեցան խորսութասու ուերակաց մէջ արձանագրութիւններ, ուր Սարգսնի քաջագործութիւնները կը պատմուին։ Սարգսն պատերազմեցաւ Բարելացւոց և Ախոսկանաց գէմ՝ ի հարու, Սարաց գէմ՝ յարելու, Հոյոց և կապադովկացւոց գէմ՝ ի Հիւսիս, և Ասորւց, Պաղեստինու, Արարացւոց և Եգիպտացւոց գէմ՝ յարելունու։ Այս վերջին երկիրներուն մէջ երիս պատերազմ մզած կը թուի, մին իւր թագաւորութեան երկրորդ արքին (720 նախ քան դիր) Գագոյի գէմ, երկրորդը՝ թագաւորութեան վեցերորդ արքին (715 նախ քան դիր) Եղիպտոսու գէմ, և երրորդը՝ թագաւորութեան հնաերորդ արքին (712 նախ քան դիր) գլխաւորապէս ընդգէմ Աղովստոսի, զոր առաւ Սարգսն իւր զօրապետաց մէկուն ձեռքով։

486



Սարդ, ծանօթ միջատ, նշանաւոր ասպանուոյն համար զոր կը մանէ, և որով կը շննէ տեսակ մը սստայն դպրամնայի, բայց այնպէս տկար որ թէթեւագոյն զօրութենէ մը կրնայ դիւրու բէկանիլ և կորսուիլ։ Յոր շարերուն յոյսը կը նմանցունէ ստրդի բարակաման սստայնին անզօրութեան, Յոր Ը. 14 Նաև Եսայեաց Ծթ. 5 համարին մէջ կը ցուցուի թէթեւագործ գործերը սարդի սստայնի պէս անբաւական են յոյժ ծածկել կամ պաշտպանել զանոնք։



Սարդիկէ, զարդիս Սարդ, և քամք Փրուն Ասիզ, յառաջ ժամանակաւ մայրաքաղաք Կրեսոսի արքային Լիւդացւոց, որ առակ եղած է իւր ամրաւ հարստութեան համար Սարդիկէ էր առ սոս Տմիլոս լեռնան ի հիւսիսոյ, ունենալով իւր տուծն լայնաւարած և զուարծայի գոշտ, ուսոզեալ մօտակայ լեռներէն բջնող ոլլեայլ գետերէ և Պակառ զոս դետէն։ Էր Փաերքսէսի ի Յու-

նաստան արշաւանաց ճամբառն վրայ, և բնակիչներն անուանի եքն իրենց շառոյլ անառակօթեան կազմանէ, Յայս. Գ. 4. Զարգիս է ողորմելի դիւզ, բայց ունի մեծ իրեան (խռ) ի գիւրութիւն ճանապարհորդաց, վրան զի մետաքսով՝ Պարսկաստանէն Զմրւանիս ացոց կարաւանաց ճամբառն վրայ է. Բնակչաց մեծագոյն մասն հսկեւ են, որ գաշուրուն մէջ արտօնուզ բազմաթիւ հստեր և երամակներ կը պահէն:

Քաղաքէն գեղ ի հարաւ կան մեծամեծ աւերակներու, մանաւանդ թատրոնի, կրկիսի և երկու եկեղեցեաց մետաքրդ.ք. Բարձրաւանդակն ուր շինուած էր քաղաքը ճեղքուած է երկրաշարժէ մը. կան երկու երեւելի սիւնք, Ցացորդ.ք. Ինչպէս կը կործուի, Դիմեար չառաւուծոյն հին մեշենին, որ շինուած էր երկը հարիւր ասրի յետոյ քան զատամարն Սողոմոնի. Այս աւերակներն, և անթիւ հողարլուքը շիրմաց ի մասակոյս, կը ցուցին թէ ինչ էր Սարդիկէ, մինչեւ ոչ երկրաշարժը և ոչ ոուրն հիմնայատակ ըրած էին քաղաքը:

Մահմետականի ունին հսա մզկիթ, որ առաջ եկեղեցի էր, յորոյ ի մուտքու կան ոչ սակաւ չքիսող սիւնի յդիկեալ մարմարիոնէ: Քիչ թաւով անուանեալ գրիստոնեաներ կան հն, որ պարտիզանութիւն կ'ընեն, կամ ուրիշ աշխատութեանց կը դործածաւին սորկարար: Սարդիկէի եկեղեցին յանդիմաննեցաւ գրիստոնէ իրերն նուողեալ հոգեր կ'ենդանութենէ: Ուներ անուն կենդանույ, բայց արդեամբ մեռած էր, Յայս. Գ. 1-6.

Սարդին, ազնիւ քարի աեսակ մը շիկագոյն արիւնատեսիլ, կամ երբեմն ի դոյն մարմնոյ, Ել. Խ. 17. Յայս. Գ. 3:

Սարենդա, քաղաք Մանասէի, մօտ ի Բեթուան, Գ. Թագ. Ժ. Ա. 26. Բ Մասց. Գ. 17. կը կարծուի նցյ բնդ Սարերոյ, Դատ. Լ. 22, և թերեւ Սարթան:

Սարենփա, Աբգ. 20. Փիւնիկեան նաւահանգիստ առ Միջերկրական ծովուն ի մէջ Տերոսի և Անդրոնի,

ընդհանրապէս հպատակ Ցեւրոսի: Խարսչելի մէջ ոովի մը առեն Եղիսա մարդարէ կը նստէր հսա պյուլու մը հետ, որոյ կուժին մէջ ձեթը, և կարասին մէջ ալիւրն անհցուց, և մանկիկը գարձուց ի կեան Հրաշիւք: Կնոյ ազնիւ հաւատը առ Աստուածա արքանի է յաւիտեան յիշաւելու, և մեծանն անձնուրացութեանն աշխարհի օրինակ ըլլալու, Գ. Թագ. Ժ. 9-24: Սարենփթա ահաւուց կը յիշուի նաև առ Ղուկասու, Գ. 26: Տեղին ծանօթ է հիմն Սարաֆէնա անուամբ, և է մեծ գիւղ ծովկղբին կը ըլլուրներուն վրայ:

Սարքան, Գ. Թագ. Գ. 12. Լ. 46. Էր քաղաք Յորդանան արք մուեան գին մօտ ի Բնթան և ի հարաւայ Սոկագթայ: Յորդանան իւսա ընկրկիւմն, երբ Խորայելացիք անցան գետը ցամաքաւ, կը պատմուի թէ եղաւ այնչափ վեր գեղ ի հիւրի, որչափ էր Սարթան, Ցես. Գ. 16: Տես Սարերա:

Սարիօն: Տես Հերմոն:

Սարկաւագ: Այս բառին սկզբան նշանակամբիւնն է գործադիմ, օգնական: Երբեմն կը թարծմանուի պահաւար, Մատթ. Ի. 26. Բ Կորնթ. Գ. 1. Եփես. Գ. 7: Սարկաւագունք կը յիշուին նախ ի Գործո առաքելոց, Գ., իրբե պահաստուրը քրիստոնէական եկեղեցւոյ մէջ, և կ'երեւի թէ անսց պարտին էր հաւաքել ժաղովրդեան օղորմութիւններն և բաշխել կարօտելոց, պյուլութիւն ընել ազգատաց, հիւնդագոց, պյուրաց, որքոց և անծոց որ հալածմանց հաշաւակ էին, և մատկարարել ամէն հարկաւար և պատշաճ գարման: Վերոյիշեալ գիւղոյ մէջ յիշուած նօթն սարկաւագներէն կը գտնենք յետոյ որ փելիզզոս և Սանկտանոս իրբե աւետարանիչ, պյուինքն աւետարան քարոզող, կ'աշխատէին: Սարկաւագոց յատկամբ հաներն ցաւցուած են Ա. Տիմ. Գ. 8-12:

Սարօն, 4. գաշտ կից ծովկղբին Պաղեսափնու, ի մէջ կարմեղոսի և Յոդոպէի, իրբ վաթուուն մզնն երկայնութեամբ, և պէս պէս լոյնութեամբ, կը տարածուի գեղ ի ներս, կարմեղոսի հրաւանդանէն ձգուե-

լով գեղի ի հարսւ։ Ունի աւազուտ աեղեր, բայց գետինն ընդհանրապէս շատ զաղաքարեր է, և գաշտն ի վաղուց հետէ անուանի է գեղեցկութեամբ և արդասաւորութեամբ։ Ա. Մնաց. իի. 29. Երգ. Բ. 1. Ես. 1. Գ. 9. Լ. 2. Կի. 10. Ուներ քաղաք համանաւն, Գործ. Բ. 35. Բալըր գաշտն էր ժամանակաւ իխսար բազմամարդ, զարդիս գրեթէ անմարդի է։ Անմառաւն աօթը սաստիկ է, և օգը ոչ շատ առաջ։ Բալըր ճանապարհորդ էր նկարագրեն գաշտին երեսին Ռամէի աշուարակէն իրեւ վերջն աստիճան հարսւու և գեղեցիկ։ Յուղոյի տիրապին ըլութենքն յարեւելից, և Միջերկրական ծօվան շազդուն ջուրերն յարեւելու կը նեացն իրարու հակառակ աեսիլ։ Դեպի ի հիւսիս և ի հարաւ, մինչեւ ուր որ կը հասնին աշք, տարածուած է այս գեղեցիկ գաշտը, որոյ շատ մասերը ծածկուած են կամաչ կամ ոսկեգոյն ցորենոյ արտերով։ Հատմօն են նաև Ռամէի և ի իւդապի ամրաւ ձիթատանոր, որոց մէջէն գեղեցկատեսնի կ'երեխն գաշարանակ գիւղօրէից մահարձանք, մէկիթներու աշուարակներն և գմբէթները, մինչ ըլութեռուն կողերը գեղ յարեւելուն հիւսիս են իխսար իխս ծածկուած գիւղակներով։ Դաշտին անմշակ մասերը կը ծածկուին գարնան և ի սկրզբան ամարան բիւրազգի ծաղկով։

2. Քաղաքի ի ցեղին Գոդոյ, Բասանու գաւուն մէջ յաջնկոյն Յորդանան, Ա. Մնաց. Ե. 1.

Սաւալ, ինդրուած, որդի իխսեայ, թենիսմինի ցեղէն, առաջին թագաւոր իսրայելի, օծեալ ի Սատուելէ, 1091 ին նախ քան զի՞ր։ Յետ քառասամեայ թագաւորութեան ին պէս պէս պատահարօք, ինկաւ իւր որդիներով պատերազմի մէջ Գեղը բաւ լնար, Սաւուզի յաջնորդց Դափիթ, որ էր փեսայ Սաւուզի, և զար Սաւուզ ուզած էր սպաննել։ Սաւուզի պատմութիւնը կը գտնուի ի գիր Ա. Թագաւորաց, Գլ. Փ.—Լ. Ա., և է տիուր բայց իրատական պատմութիւն։ Սաւուզի թագաւորութեան առաւօք փողուն էր մասնաւոր աստիճանի թէ՛նախախնա-

նախան և թէ՛ հոգեար շնորհաք, Ա. Թագ. Բ. 20. Ժ. 1—11, 24, 25։ Բայց Սաւուզ շաւուզ սիստան անհնապանագ գանութիւն կատաւելոյ, և մերժուեցաւ իրը անարժան կազմելու թագաւորական ցեղ։ անոր մեղքը և ազգանիքը բազմացան, և անոր արել մտաւ մարը։ Անոր առաջին պատերազմին մէջ ընդ Ամենացիս, Ասուած անոր յետ էր բայց յետոյ կու գայ անոր յանձնապատան զսչն ի բացակայութեան Սամուելին, անոր անիրուհու բրդումը, անոր յազիթութիւններն Փաշացացոց և Ամազեկացաց վրայ, ինչպէս Ադամոյ և աւարին, անոր ցնորական և կատածան արթուրթիւնը, Խախանձել և համաձելն զիստիքի, Խժաբար կոտարելի ի նոր քահանաներն և ժողովուրդը և զիաւաւուացիս, Ենգովիր կոտարդին հարցունելը, Փղշտացաց գէմ կախն ուր յազիթուեցաւ Սաւուզի զօրը և որդին սպանուեցան, և հուոկ յետոյ անոր յուսահատ անձնառութիւնը, ինչպէս Պատարական Ամազեկացաց մը ձեռա բով Դաւթի աարօւիք, Ա. Թագ. Ա. Ա. Բ. Թագ. Ա. Ա. Մնաց. Ժ. 13. Հրէից այս առաջին թագաւորին մէզապարտ ընթացքը և սոսկալի գախճանը նշանաւոր յանդիմանութիւն էր մազաց զար գործեցին խորոցիկ օրդիկը ինգրենով ուրիշ թագաւոր բաց Եհսովոյէ։ կը ցուցին նաև թէ ինչ առաջին ան ցարթիւն և կործանման կրնոյ Երթալ մարդ որ կ ապսամբի Ասուուծմէ, և կ'իշխայ իւր փառասէր և նախանձու կրից իշխանութեան ներքէ։ Սափան, առէու, 1. գոյիր կամ քարտուզար առ Յօվիսա։ Սափան յանձնուեցաւ կորդալ առաջին մէջ գտնուած օրինաց գիրքին պատգամենքը, Դ. Թագ. Ի. Բ. 12. Երեմ. Ի. Բ. 3. 1. Զ. 10. Եղեկ. Ը. 11. 2. Հոյր Աքիհամբա, Դ. Թագ. Ի. Բ. 12. Ի. Բ. 22. Երեմ. Ի. Զ. 24. Սափան, դուռաու, 1. հայր Եղիսէի, Դ. Թագ. Ժ. թի. 16. 2. Ոմի ի զաւակէ Դաւթի, Ա. Մնաց. Գ. 22. 3. Գրաւի անդէսրաց Դաւթի ի Բասան, Ա. Մնաց. Ի. Բ. 29.

Սափիրա : Ցես Անտիքա 4 :

Սաքրովր-բարուր, կը անե դուր-
շոյ, Դթագ. Ժկ. 30. կուռք պաշ-
անի Բարելուցոց մէջ, կամ, ինչպէս
ամսնիք կը կարծեն, վան կամ առ-
զուար ուր Բարելուցի կանոյք կու-
տային զիրենք պիղծ պաշտաման Մի-
լիդայի, Ասորեստանցոց Ասոզկան:

Սերար, Հրեհց քաղաքական առոր-
ւցին հինգերորդ ամիսը, և եկեղեցա-
կան առաջին մետաստերորդը, փե-
տրուարին նոր լուսնէն մինչև մար-
տին նոր լուսնինը, Զաք. Ա. 7 : Ցես
Ամրի :

Սերամա, քաղաք Ռուսկենի, Թուլ.
Լ. 38. Ցես. ԺԳ. 19. Խոյի, ԺԳ. 8,
9, կը աիշէ Սերամայի որթը զոր կար-
ստ էին Մովարացոց թշնամիները,
քանզի այս ժողովուրդն առած էր
Սերամա քաղաքը, Երեմ. ԽԸ. 32,
և Ռուսկենի ուրիշ քաղաքներն, այս
ցեղին գերի տարածելին եռոք թագ-
ղաթ քաղաքասարայ ձեռքը, Դթագ.
ԺԵ. 29. Ա. Մեաց. Ե. 26. Ցերոսիման
կ'ըսէ թէ ի մէջ Սերեսնի և Սերա-
մայ հազիւ կար հինգ հարիւր քայլ
հեռաւարսւթիւն :

Սերմա, Երեւանուր, Եղեկեայի
արքունեաց անակեսը, Ես. ԻԲ. 16,
յետոյ եղաւ անակեացիկ Եղեկեայի,
Դթագ. ԺՄ. 18. Եղեկեալ:

Սերայիմ, 1. Ալեգիսի ձորին մէջ
երկնաւաք հրով կործանած չըրս
թագաւորական քաղաքներէն մին :
Տես Սովորմ : Եւսեբիոս և Յերոնիմոս
կը յիշեն պյոս անսւամբ քաղաք մը
երենց ժամանակ, Մեռեալ ծովուն
արևմտեան ափանց զրոյ :

2. Հովիտ և քաղաք Բենիամին-
եանց, յարեւելից Մաքմանոց, Ա
Թագ. ԺԳ. 18. Նէւեն. ԺԱ. 34.

Սեգովիր, քաղաք մեռեալ ծովուն
հարաւային արեւեան եղըր : Այս
քաղաք ևս միւս չըրս քաղաքաց հետ
երկնաւաք հրով պյուիլու ստհման-
եալ էր աստուածուատ, բոյց Ղով-
այ միջնորդութեամբ պահուեցաւ,
Ծննդ. ԺԴ. 2. ԺԹ. 20-23, 30. ի սկզբ-
բան կը կաշուէր նեղոս, բոյց յետ
օրդ Ղովա աստ հրաման հրեշտա-
կէն ապաւինել հան քաղաքին փոքր-
կութիւնը պատճռակով, կոչուեցաւ
Ակովը որ կը հշանակէ փոքր :

Սեղեկիս, որդուանիւն Տեռնա,
1. քառաներորդ և վերջին թագաւոր
Յագայ, որդի Յագանոյ և Ամրա-
զոյ, հօրդըրայր իւր նախորդին թե-
քանիպիյի, Դթագ. ԻԴ. 17, 19. Ե-
րեմ. Մթ. 1. Երբ Նարուգոգմուսոր
առաւ իրուասուէմ, Բարելոն տարաւ
զիւեանիս, հանդերձ կանամբ և
որդուովք, և պաշտօնէիւք, նաև Յու-
ղայի ճարտար ձեռապէտները, և
փիմանակ Յերանիայ թագաւորեցուց
հօրդըրայրը Մաթանիս, փոխելով
անսւնն ի Սեղեկիս, և իսուամմ
առաւ անկէ երգմանմբ հաւատարիմ
նուլ Ասորեստանի : Քանի և մի
տարսւան էր Սեղեկիս երբ ոկտու
թագաւորել յիրուազէմ, և թա-
գաւորեց հնա մետասան ամ: Չարու-
թիւն ըրաւ Ասոււծոյ առջն, դոր-
եկով նոյն յահցանեցը զոր գործած
էր Յագակիմ, Դթագ. ԻԴ. 18-20.
Բ Մաց. 1. Զ. 11-13: Բազգատէ Ե-
րեմ. ԻԲ. 16-19. ԼԴ. ԼԲ. 5. Եղեկ.
ԺԵ. 12, 14, 18: իւր թագաւորու-
թեան իններորդ տարին ապստամբե-
ցաւ Նարուգոգոնուորոյ գէմ, ապա-
վինելով Եդիզտոսի թագաւորին փա-
րաւոնի Վ ափառայ օգնութեան հա-
կառակ իրաւասն Երեմիայի, և ոչինչ
օգտեցաւ, Երեմ. ԼԸ. 2, 5, 7-10:
Ասոր Քայ Նարուգոգոնուոր իսզա-
ցուց իւր զօրբը Երուսալէմի քայ,
և առաւ ըսլը ամնըր տեղերը : Սե-
ղեկեայի մետասաներորդ տարին,
չորրորդ ամնոյն (յուլիս) իններորդ
օրը, Երուսալէմ աննեցաւ, 588 ին
նախ բան զի՞ր: Թագաւորը և անոր
մարդիկը մատրերեցին փախչել գիշե-
րայն, բայց Քաղցեացոց զօրքն հե-
տամանա եղաւ և հասու անսնց ի
դաշտան Երկուզի : Սեղեկիս բաննե-
լով ընթաւեցաւ առ Նարուգոգոնու-
որ, ապա ի Երերզա, յԱսորիս : Նա-
րուգոգոնուոր յանդիմնեց զնա իր-
բեւ ովհատգորւժ և երդ Թաղանց,
սպաննել առաւ որդիներն անոր
առջեց, և զՍեղեկիս կուրացուց և
ապա պղնձէ շղթայիւք կապեալ հրա-
մայեց տանել Բարելոն, Դթագ.
ԻԵ. Երեմ. ԼԸ. Մթ. Եղեկ. 4. Բո-
լոր պյու պատահարք յայնապէտ
կատրուեցան մարդարեւթիւնք Ե-
րեմիայի և Եղեկիսի վերցեալ գը-

լրւմներուն մէջ։ Տես նաև, Աեգեակայի հուրութեան համար, Երեմ։ Լ.Դ. 3, Եղեկ։ ԺԲ. 13։

2. Առաջ մարդարէ, զոր խայառակեց Միքիա, երբ Աեգեակայ կը ու արդէր զլիքառը երթալ պատերազմ մի Ասորուց գէմ, Դ Թագ. ԻԲ. 11-37, թէ ինչ զիտի ըլլար Աեգեակայ կանիւա ցուցուած է ԻԲ. Գլխոյն 25 համարին մէջ։

3. Ուրիշ սուա մարդարէ, զոր խայառակեց Երեմիս, Երեմ։ ԻԲ. 21, 22։

Սեղրաք, Քաղցէարէն անօւն որ արուեցաւ Անանիսի յարբունիս Նարուգուսոսորոյ, Դաս. Ա. 7։ Տես Արբետազավ։

Սելեսկա, ամուր քաղաք Ասորուց, ծովեղերայ, Որոնդէս գետոյն բերին ասկաւ ինչ գէտ ի հիւսիս։ Հո մօս Պիկրիս Երան, ուստի և կոչի երրեմն Աելեկիա Պիկրեան, և երրեմն Աելեկիա ծովեղերայ, որոշելու համար ուրիշ համանուն քաղաքներէ, որոց թիւը չէր պակաս քան եօթն համ ութ յլլորիս և ի մատակայս։ Ամէնին այս անուածք կոչուած էրն Աելեկիա Նիկառորէ։ Պօլոս և Բառնաբատ ասկէ նաւարկ հեցին Ափորոս, իրենց առաջնին առաքեական ուղեղորութեան մէջ, Գործ. ԺԳ. 4։

Սելլա, սոսուր, Նննդ. Դ. 19։ Տես Ղամեք։

Սելմօն, բարձրաւանդակ ի Սամարիա, մօս ի Ախւեքմ, Դաս. Թ. 48, թերեւ մասն Գերազ յերին. թուրի լինել նոյն որ կը յիշուի Սաղմ. Կ. 14, իրեւ ոպիտակցեալ ձեամբ։

Սելով։ 1. Այս բառը գործածուած է, Ծննդ. ԽԲ. 10, ցուցնելու համար Մեսիան, որոյ գալուուր կը նախաձայնէ Յակոր ու բառերով. "Իշխոսութիւնը Ցուգային պիտի չը պակոի, ու այ անոր ոսքերուն մէջաւելէն օրէնսդիրը, մինչև որ Ակազիք գայ, ու ժողովարդները մանօր պիտի հնագանդին։ այսինքն մինչ Քիոստ աստիք ժամանակը Ցուգայի առանձին կառավարութիւնն, իրեւ ցեղ, պիտի շադրքի. Պեսոք է ընդառնել սակայն. թէ Աելով բառին բռն նշանակութիւնն սառագուած չէ։ Ոմանց

կը թարգմանեն, "Գաւազանը պիտի չպակսի Ցուգայի, մինչև դոյ այն որուն անկէ Ե՛ւ Այլք, աւելի հաւանականութեամբ, կը թարգմանեն, "մինչև որ խաղաղարարը, կամ "ցանկալին դոյ։"

2. Անուանի քաղաք Եփեմայ, իրը առան մզն ի հարաւայ Ախւեքմ, և քառանկյուրո մզն ի հիւսիս յերուսալէմի։ Հոն ժողիկց Ցեսու ժողովուրդն Աւետեաց երկրին երկրորդ բաժանումն ընկելու, և հոն Ասուուծոյ խորան գրուած էր, յետ սրց իսրայելցիք հասաւառւեցան այն երկրին մէջ, Ցես. ԺԲ. 1-ԺԲ. 51։ Տաղանկը և իսրանը մնացին ի Աելով 144 էն մինչև 1116 նախ քան զիր։ Երբ Փղշտացիք առին ասպանակը Հեղեայ քահանայապեասւթեան ատեն։ ի պատիւ երեսաց ասպանակին կար տարեկան տն Ասուուծոյ ի Աելով, և այս ասներէն մէկուն ժամանակ Աելովի ազջկունք բռնուեցան Բննիամինեանց մնացորդէն, Դաս. Ա. 19-23։ ի Աելով սկսաւ մարգարեանալ Ասմուէլ, Ա. Թագ. Դ. 2, և հոն կը բնակէր Աքիտ մարդարէն, Դ Թագ. ԺԲ. 2։



ԱՎՐԻՒՐ ՍԻ ԶՐԱՄ ՍԵԼՈՎԱՄԱՅ
Սելովամ, Ցավհ. Թ. 7, 11. Նէկմ. Գ. 15. Ես. Ը. 6. ազրիւր և ջրհոր Ուազ ըլլայն սասրուր, մօս հոն ուր Տիւրողիւնէն կը մանւսի կեգրոնի հեղեղան ի հարաւայ յերուսալէմ։ Ջրհորն հիմա քարաշէն աւազուն է, ինչուն երկը ուրե երկայն, ութեւ ատան ոսք լայն, և իննեատան ոսք իսրու Աստիճաններով կ'իջնուի ջրհորին յասակը, սրմէ երկը կամ չըրս ոսք վեր կը վազէ ջաւը գէտ յարեւելան հարաւ, վարի հսկան մէջ

մշակեալ գետինները ոռոգելու : Աղբիւրն է կամբուծիապ փորուածոյ մէջ՝ ջրհորէն վեր ապառաժին ոռըք, և փոքր աւազանը որ կայ հոս Ռփաղ լերան առակ առապարին մէջ փորուած մանեստապատա անցիւ հազորդութիւն ունի “կաւորն աղբերն հետ, որ Մորիա լերան արեկելեան կողմէն իրը



Վերև ՁՐԸՐԻ ԿԱՄ ԱՇՐՈՒԻՐ ԿՈՒՍԱԽ
հազար հարիւր սոք դեպի հիւսիս
և Տեղ թերթեզդա . Բոպինսոն պյո
անցքէն անցաւ : Անկէ բզիսող ջուրը
բաւական քաղցր և յատակ է, բայց
ունի որոշ համ, իսկ երաշառութեան
ժամանակ՝ ոսկաւ ինչ առանձինամ,
և կարծուիք թէ կը բցիւր հին առ-
ճարին Հողին սրահի աւազաններէն,
և մնասմբ ինչ նաև Ախոն յետնէն :
և հոսէ “Հանդարա, ” Ես. Բ. 6, բայց
քաշուելով կը վազէ յԱլլըրիւր կու-
սին, և մելթ ընդ մերթ անզգայի
կերպով նաև ի Սկզբամ : Այսպէս
ջուրն աւելի քան մի ոտք ելու վերի
ազրիւրը, և նորէն ինկաւ տառը բո-
պէի մէջ, մինչ Բոպինսոն կեցած էր
գլուխը : Բոպինսոն ուրիշ անգամ մը
անօսու որ զինուորներն հոն իրենց
լաթերը կը լուսոյին, Յովհ. Թ. 4-11.
բայց լուսոցման համար միշտ կը գոր-
ծածուի ազրիւրը : Նաև ի Սկզբամ
ջուրը կը գործածուի լուսցման, ա-
նտոնոց արբուցանելու, այլովն հան-
գերձ :

Բան մը չենք գիտեր Սելավամայ
մաս գանուուզ աշարակին վրայ, որպէս
անկումն սպաննեց սպիտառան ան-

գինք : Կը կարծուիք թէ հին քաղաքին
պարզունի ներս եր ոյս ջրհորը : Աշ-
ամառակին արկածիւ Քրիստոս կը ոսր-
վեցնէ թէ աղեւք միշտ ապացոյց չեն
մարագործութեան, Ղուկ. ԺԳ. 4, 5,
թէ զէտէս մեծամեծ նեղութիւնը և տա-
ռապանիք զորս կը կրնն մարգիկ յաշ-
խարիչ՝ շատ նուազ են քան որչափ
ո բժանի են լաւագյն մարգիկ ան-
գամ իրենց մեղաց համար, Ողբ. Գ.

Սելքա, քաղցր Բատանու, օրս ան
արկեցին իսրայելացիք և առևին Մա-
նասիկ ցեղին, Բ. Օր. Գ. 10. Յեռ. ԺԲ.
5. ԺԳ. 11. կը Գաղցոյ սահմանին
մօս, Ա. Մանց. Ե. 11. ուր երկու
ցեղից սահմանագլուխը կը մօանար
անապատին : Ասլիստ կայուած քա-
ղցր մը դեռ կոյ հոն, ոյժմն Հաւ-
րանայ հարաւոյին արեկելեան սահ-
մանին վայ :



Սելի է հառարակ յարեկոր, և
մեր սեխերէն չի տարրեիր : Մեղրա-
պողք (Ճերուկ) որ սեխի տեսակ են
կ'ամին առատութեամբ Պաղեստին,
չոր և աւազուա հողի վրայ անգամ:
Տոք երկրի մէջ զովացուցիչ և բերկ-
րայի պատուզ է, և է մին կերակրս
անսակներէն որոց ցանկացան իսրա-
յիլացիք անապատին մէջ, թու .
ԺԱ. 5 :


Սեկունդոս, Երեսրտ, աշակերս
և թեսուզոնիկէ, ընկեր Պօղոսի ճանա-
պարհորդութեամներէն սմանց մէջ,
Գործ. ի. 4 :

Սեննի, կը լուծ յարմարոյ, թագու-
սոր Ամսվհացւոց յԵսերօն : Չուզե-
լով տալ անց իսրայելացւոց, յար-
ձակեցաւ անոնց վրայ, և ոպանուե-
ցաւ ինք, իսկ զորքը ջնջուեցաւ, և

երկերը բաժնուեցաւ խորայելացւոց, թուշ. ի. Ա. 21-34. թ. Օր. թ. 26-36:

Սեղան, կազմոն ուղանուածե որպ վրոյ զոհք և խոնակք կը մատուց-սւէին: Սեղանը կը շնուռէր պղկացլ նիւթէրէ, ըստ ոսվորութեան քտ-րէ, երբեմն նաև պղնձէ, և պղլ նիւթէ: Յայտնի է թէ զոհք կը մա-տուցուէին բազմը յառաջ քան զջրէնեղեղն: Պայց Սուրբ Գրոց մէջ սեղան կը յիշակի նախ, երբ նոյն կ'ել-լէր տապանէն: Նաև Արքահաման հոտհակոյ, Յակոբոս և Մագդուի համար կ'ըսուի թէ կանգնեցին սե-զան: Մովսիսի հրամայուեցաւ տաս-սւածուստ շնչել սեղան հոգէ, Ել. թ. 24: Եթէ քար գործածուէր, կը գործածուէր անտաշ և անկօփ, հա-ւանականապէս կը կոփել և կուելն առափթ շտար գործելու հա-կառակ երկրորդ պատուիրանին: Այ-զանն ունենալու չէր նաև առարինան-նէր, թ. Օր. ի. Ա. 2-6:

Հրեհց խորանին և ծրուտազեմոյ տաճարին մէջ սեղանք էին ողքա-ն. 1. Սեղան ոզջակիզաց, 2. Սեղան ինկոց, 3. Սեղան առաջաւորութեան հացին, որը համար ան Հաց:



1. Սեղանն ոզջակիզաց էր առասկ մը արկդ սատիմի փայտէ պղնձա-պատ, իրը եօթն ոտք և վեց մաս քառակուսի, և չորս ոտք և վեց մաս բարձր: Սեղանին չորս անկին-նէրը կոյին չորս եզիւրը կամ ելունքք: Էր կրկիլ, և ունէր օպակնէր և ձողեր բառանալու համար, Ել. ի. Ա. 38: Աը գորուէր գաւիթը որ էր խորանին առջն, գէղ արեւէլք: Սղաոք սեղանոյն էին պղնձէ, և էին թա-

զարք՝ որոց մէջ կը դրուէր աւելորդ մէխերը, թէիք, կոնք ուր կ'առանուէր զոհքուան արիւնը սրսկելու համար սեղանին վրոյ, և մասհանքը գործը-նելու համար մէի կառոններն կա-կարային վրոյ: Կրակը մշտավառ էր, հրաշեւք վտառուած և ինամանվ պահ-ուած: Այս սեղանին վրոյ կը մա-տուցուէին առաւօտան և երեկոյ-եան հանապազրդ զոհին գան և ուրիշ սահմանեալ և կամաւոր ը-պանդք և նուէրը կ'երակոց և ըմ-պէկեաց: Առ այս սեղան թալ տուեալ էր փախուտէից ունաց ազա-կնել և գանել պաշտպանութիւն: Սոզաննի տաճարին սեղանն աւելի մէջ էր, իրը երեսուած ուր երկայն, երեսուն ոտք լցոն և հնդկասասան ուր բարձր, թ. Մնաց. Դ 1: Կ'ըսուի թէ էր պղնձապատ և քարերով լց-ուած, յարեւելից՝ առաիճանով, յա-ճափ կը կոչուի “պղնձէ սեղան”:



2. Սեղանն ինկոց էր սատիմի փայ-տէ փոքր, օպակապատ. Էր ութե-ատոն մաս քառակուսի, և երկը սոք բարձր, Ել. 1. Ա. 25, և այ-լուր: Չորս անկիններն ունէր չորս եզիւր, և չուրջանակին նեղ ծնօտ կամ պոակ: Խորաքանչիւր կողմք կային երկու օպամանեակք կամ լամբ ընդ որ կրնային անցնիւ լժակք կամ ձողք բառանալու համար սեղանը: Այս սեղանը կը կննար Աբբասիէն կոչ-ուած սեղք, ոչ Արքութեան սրու-թիւնը, պղլ անկէ գուրու, թ. մէջ սոկեղնէն աշանակին և սեղանոյ հա-ցին առաջաւորութեան, և քահա-նոյք կը ծխէին խունկ ասոր վրոյ ա-

մէն առաւօտ և երեկոյ . զարդինակ ջապարիս , Ղուկ . Ա . 9 , 11 : Տես Տանըր :

Սեղանը կամ բագինն Ալթէնս սանէր գիր , “Անձանօթին Աստուծոյ , Գործ . Ժի . 23 : Սասյդ է , թէ Պօղոսի խօսքն և թէ Ցյոն մատենացրաց վկայութենէն , թէ սեղանը անձանօթ ասաւուծոյ կամ ասուուծոյ կային յԱլթէնս : Բայց ապացուցանելու ձեռնարկիլ թէ այսու անուամբ զ՞վ կը պաշտէին Ալթէնսցիք , պիտի նոյս միշտ անօգուտ առ է չգյու անձկութենս ըստ բաւականին : Ցիշալ գիրն պատեհ առիթ ընծայեց Պօղոսի քարոզիլ աւետարանը . և անոնք որ ընդունեցան զայն դասան արդարն որ Հատկ զոր անոնք յանդէւս կը պաշտէին՝ միայն մը էր կենդանի և Նշանարիտն Աստուծ :

Սեղզում , որդուր , 1. որդի Յարկայ կամ ընիկ Յարկոսացի , որ նենդութեամբ ողաննեց Խորսէլի թագաւորը Զարպարիս , և յափշակց թագաւորութիւնը , 770 թն նախ քան դիր : Սեղզում թագաւորեց միս մը միայն , երբ Մանայէմ որդի Գագեայ ոպաննեց զնս Սամարիտ Սարք Գիրք կը թէ Սեղզում եղաւ կատարիլ Աստուծոյ պատուհանին թէւսի տան դէմ , Դ Թագ . Ժի . 10-15 :

2. Ցես Յնվաքազ 2. :

3. Ալր Ողդպի , մարդարէ կնօշ առ Յնվաքաւ , Դ Թագ . Իթ . 14 :

Այս անօւամբ ուրիշներ կը յիշուին , Թու . իջ . 49 . Ա Մնաց . Բ . 40 . Թ . 17 , 19 , 31 . Եղր . Բ . 42 . Ե . 2 . Ժ . 24 , 42 . Կէմ . Գ . 12 . Ե . 45 :

Սեմայիս , Ենէւ շնչ , 1. մարդարէ Խորսէլի որդ բներնով արգելեց Աստուծան Ռորվանայ ջանալ բռնի հնազանգեցնել ատան ցեղերը , և յորդորեց թագաւորը և արքունիքն ի զջամամ , երբ Ափոակ արշաւեց Յուժույի վրայ : Կ'ըսուի թէ Սեմայիս դրեց Խորվանան թագաւորութեան պատմութիւնը , Բ Թագ . Ժի . 22-24 . Բ Մնաց . Ժի . 5-8 , 15 :

2. Ղետացի , որ քառն և չորս քահանայական դասուց արձանագրութիւնը շնիւց , Ա Մնաց . Ժի . 8 , 11 . Իդ . 6 :

3. Սուտ մարդարէ ոքսորեալ Հրեից մէջ ի Բարելոն , որ Հականակ կը առ Երեմիայի , և ձգեց իւր ընտանեաց վրայ Աստուծոյ պատուհանը : Նեհելամացի անօւնը կը նշանակէ Երազութեալ , Երեմ . Իթ . 24-32 :

4. Սուտ մարդարէ , վարձկան Սահարազտասոյ և Տուբիոյ : Զանաց վախցունել զնէեմիա վատութեամբ ազաւիւնել ատարին ներսի կողմէ , ուր մանել արգելեալ էր , Թու . Գ . 38 . Կէմ . Զ . 10-14 :

Սեմիք , հուլիսոր , 1. Բնիքամինեան , ազգական Սաւուզի . Թըշնամնեց գդաւիթ որ կը փախէր Արիսոզոմայ Երեուն , և նուասաւութեամբ ինձրեց ներսւմ Դաւթէ ի գարձին նորս : Երկու անդամուն ևս Դաւթիթ ինայեց և ներեց Սեմէիսյ , բայց երբ կը մեռնէր , զգուշացցց ըլ Սոզամն այս մարդէն որ ուրիշ կերպով չեր կինոր սանսունի բայց միոյն երկիւղիւ : Սեմէի խոստացած եր Դաւթի չլլիւ Երուսաղեմէ գուրք , բայց յետ մահուան Դաւթի գրմեց իւր խոստամն՝ իւր փախստական ծառաներուն ետանեն պնդելսվ , ուստի և ի գարձին բռնուելով ոպանուեցաւ , Բ Թագ . Ժի . 5-11 . Ժի . 16-23 . Գ Թագ . 8 , 9 , 36-46 :

2. Պաշտօնեայ առ Դաւթիւ , թերեւ նաև առ Սոզամնիւ , Գ Թագ . Ա . 8 . Դ . 18 :

3. Անուանի գերդաստան յԵրուսաղէմ , Զոք Ժի . 13 :


Սեմայր , հարթ երկիր մեծաասած Բարելոնի բալրակը , և հն ուր Եփրամ և Տիգրիս կը միանան , Ծննդ . Ժ . 10 . ԺԱ . 2 . ԺԴ . 1 . Ցես . Ե . 21 . Սեմայրայ հանդերձ , ըստ Երբայրական բնագրին , Ես . ԺԱ . 11 . Դան . Ա . Զոք . Ե . 11 . Ցես Միկազես :

Սեմնեքրիմ , թագաւոր Ասօրեատանի , որդի և յաջորդ Սաղմանասրայ , սկսու թագաւորէլ 710 թն նախ քան դիր . , և թագաւորեց քիւտարի միայն : Եղեկիա , արքոյ Յուժույի , թօթագիւց Ասօրեատանի լուծը , որմէ շատ նեղաւան էր Հայր Նորա Աքազ . առ Թագաւոր-Փաղասարաւ , ուստի Սենեկերիմ հանեց զոր Եփեկիյ գէմ , և առաւ Յուժույի բոլոր ամսու քաղաքները : Եղեկիա ,

աեսնելով որ Երուսաղէմ միայն մը-
նաց, զոր զահնել թերեւ գտնուարին
գտաւ, զրկեց գեղողան առ Աններե-
րիմ որ այն միջնցին պաշարած էր և
կը քանդէր լորիս մտաւուցածնել իւր
հպատակաւութիւնը, Աններերիմ ըն-
դունեց անոր առւրբը, բոյց շուզեց
մեկնիլ, և զրկեց զիտփակ ամբար-
ատան պատգամն Երուսաղէմ:
Եղեկիս ազօթիւք գիմեց առ Աս-
ուած, որ զրկեց սատակիչ հրշատակ
Ասորեստանցոց բանակին փոյց, և
մէկ գիշերուան մէջ ինկան զօրբէն
185,000 մարդ: Աններերիմ գարձաւ
սոխզով նիճուէ, և գարձուց իւր
զէնքն ուրիշ ազգաց գէմ որ կրքնա-
կէին ի հարաւոյ Ասորեստանեաց, և
ոպա՞ ի հիւսիս: Բայց կեռնքը չեր-
կարեցաւ. յետ գարձին Երուսաղէմնէ
իրր երկու կամ երկու ասրբէն, միշ
երկրպագութիւն կը մատուցանէր իւր
սոսուեցին Նեսորպայ մէհենին մէջ,
անոր երկու որդիքը Ադրամելէք և
Աստառար ոպաննեցին զնա և փախան
ի Հայս: Փօխանակ Աններերիմոյ թա-
գաւորք որդին Ասորդան, Գ Թագ.
ԺԲ. ԺԲ. Բ Մնաց. ԼԲ:

Սուրբ Գրոց ոյս պատամաւթեան
ստուգութեան երկելի առաջաց գըտ-
նուեցաւ հին Աննուէի ի վազուց
թաղեալ աւերակաց մէջ: Գույսուն-
նուգ կոչուած հոգարլուրն, Մու-
սուլի գիմացը, ըստ բաւականին իսուլց-
ուելով, տեսնուեցաւ որ այն հոգա-
րլորդն առակ ծածկուած էին աւերակք
պալատի մը զոր շնկնել առւած էր
Աններերիմ: Պալատին պատեր կաղ-
մազ մեծամեծ քարէ աստիակներին
ծածկուած են քանդատիներով և գիրե-
րով. և թէպէտ ոյս քարերուն մէծ
մասը կորուուած է ժամանակին բրո-
նութենին, նուցեալ կարոներն մէծ
ուշադրութեան արժանի են: Գարէ
ասիատակներէն սմանիք կը պատմն
Աններերիմոյ պատերազմական քա-
ջութիւններն, և կը կոչեն զԱններե-
րիմ “յազմթող թագաւորաց գերին
ծովէն ուր կը մանեւ արեւը, միշնէ
սարին ծաղի ուր կ'ելլէ”, ոյսիւն
Միջներական ծովէն միշնէ Պարտից
ծոցր:

Սուրբ Գիւրէ կարդացողներուն հա-
մար ոյս քարեցէն մտաեաններուն
494



Կարերաբագներն են անձնք որ կը
պատմն Աններերիմոյ պատերազմնե-
րըն Ասորւց և Հրէից գէմ, իւր թա-

գաւորութեան երրորդ տարին։ Անցնելով կիբանան լեռան վերին մասնէն, կը թշուի նուածեալ զՏիւու և բուար քաղաքներն ի հարաւոյ Տիւրուսի առա ծովեղերը մինչ յլլուկազն։ Այս երրին մէջ կառաւեցան Անեկերրիմ Եղիպատացի զօրաց հետ, որ կու դային յօդնութիւն Եղեկիսյի։ Անեկերրիմ զարկաւ և փանեց այս թըշնամին։ Տես Դ Թագ. Ժթ. Ա. Եղ. Լ. Ե.։ Արձանագրութիւնը յառաջ կ'երթայ րուել։ “Յուշայի թագաւուն Եղեկիս, որ հնազանդագ չէր իմ իշխանութեանն, անոր գլխաւոր քաղաքներէն քառասուն կ վեցը, և ասոնց վերարեկեալ բերդեր և գիւղեր, որոնց թիւը չնշանակեցի, առի և տարի անոնց կողսպաւուր։ Ամուր քաղաքներ, և ուրիշ քաղաքներ զոր կողոպաւեցի՝ զատեցի ոյն երկեն և տարի Ասկազնի, Ակիարանի և Գաղամի թագաւորներուն, գորգացունեան համար այն երկիրը։ Բաց յառաջադայն գրուած հարկերէն, երկրին փռայ դրի ուրիշ հարկ մը որպ տեսակը եռ սորչեցի։” Տես Դ Թագ. Ժթ. 13. Ես. Լ. Զ. 1. Անեկերրիմ չըսեր թէ առաւ Երուսաղէմ, ոյլ թէ տարաւ Եղեկիսյի շնուանիքը, ծոռաները և գանձը, հարկ առանելով երկուն տապանդ ոտիւոյ և ութ հարիւր ապանդ արամաթը։ Ոսկեյն շափր նայն է որ կը յիշուր Սուրբ Գրոց պատմութեան մէջ Ասուր Գրոց մէջ յիշուած երկը հարիւր տապանդ արեաթը թերեւ դրամ էր, իսկ Թացեալու հինգ հարիւր տապանդն ըստ արձանագրութեան հնուեի թերեւ տաճարին և պալատին գանձէն էր, զոր Եղեկիս առաւ իրեւ գին խաղաղներուն։ Նշյն պալատան ուրիշ սենեկի մը մէջ գանձաւած են անեղծ մնացած քանդակներ, որ կը ցուցին մնձ և հզօր քաղքի մը պաշտրութիւն Ասորեստանցներէն, և առումը։ Այս քաղաքն ունէր կրկին ամրութիւն, և թէ յարձակումը, թէ պաշտանաւութիւնը եղանը եղած էր կատազութեամբ։ Քաղքին մէկ մասը մուր կը ցաւցուի արգէն առնուած, մինչ իրիւր գեռ կը աեւ մնձ սասակութեամբ։ Այն միջացին կը աեսնուին փախստեայ գե-

րիներ, որ ի ցեց կամ ընդ ուուր հանուած են, և քաղքին գուաներուն մէկն գերիներ կարգաւ շարուած կը բերուին թագաւորին առջն որ մեծաշուր հանգերձներով նոսաած է իւր աթուոքի վրայ հզանիւաի կամ ըլլը մը զլուեիր։ Երեկնի զօրապետ մը, թերեւ Ռաֆայէլ ուրիշ պաշտանէց հետ, կը հանէ գերիներն թագաւորին առջն։ Երկու ներրիներ կը կինան թագաւորին եաին հզանաց և գուասաափի ի ձեւան։ Արձանագրութիւնը մը կայ ի ուստից թագաւուաւուրին սա իմաստաով։ “Անեկերրիմ, արքայ մեծազօր, թագաւուր երկրին Ասորեկուանի, նոտեալ յաթ ու գտառական առ գրան քաղաքին լաքիուոյ։ Կը Հրամայէմ որ ոպանուէին Գերիներն են անզէն և անզարդ, և մերկացեալ իրենց հանգերձներուն մնձ մտուն, և յոյանի է թէ Հըրեայ են։”

Անեկերրիմայ մուրէն չէր անցնէր թէ իւր ամբարաւաւն քաղաքը պիտի ու կործանէր ի սպաս, և ոչ թէ իւր զալատին աւերակներն պիտի պահէրն իւր զատմութիւնը պարունակող քարեւ տախտակներն մինչև մեր ժամանակ, ինչպէս նաև իւր տուութիյն Նեսրուպայ պատկերն որ անկարոզ եղաւ պաշտպանել զնատ, ի Վկայութիւն ճշմարանին Ասումածոյ զր հոյշչեց և ամբարաւաւնութեամբ կարգաց յասպարէզ, Տես Նինուէ, Նեսրուք, Ասպամանասար և Ալվա։

Անպիօրա, Գնուալ, գուսաւր Յութուոյ, կին Մովսիսի, և մոյր Եղիազարայ և Գերուամայ։ Երբ Մովսէս փախու Եղիպատու Մագիանացւոց երկիրը, և կեցաւ պաշտպան գառեաց Յօթուորյա, քրսի կամ իշխանի Մագիանացւոց, հզիւներուն գէմ որ թշլ չէին տար անոնց արքուցանել իրենց հօտերուն, Յոթուոր տառ զնա իւր առունը, և առաւ անոր իւր գուասորը Անպիօրա հնութեան, ԱԼ. Բ. 15-22. Դ. 5. Ժթ. 2-4.

Անքիսու Պօղոս, փախտակ բըգէշի կամ կուսակալ կոմորոս կզզւոյ, գործան ի Գրիստոնէւսթիւն քարոզութեամբ Պօղոսի, յամի Տ. 49, Գործ. Ժթ. 7.

Սերմ, Մննդ. Ա. 41. Յաճախ կը դործածուի պայտրանորէն ի Ասոր Գիրս, ինչպէս Ա. Գետր. Ա. 23. Ա. Յոզհ. Գ. 9. Մագիստրական օրէնքը կը պատուիրէր շցանել արտի մէջ պյկայլ տեսակ սերմ, Ղ. և. Ժթ. 19. Չառուական սերմը շատ անգամ մէծ երկիւղիւ կը ցանեսի, բայց հունձ, գէթ ի հոգեւոր, Վըլլայ ժամանակ ուրախութեան, Աղամ. Ճիշ. 5. 6.

Սերպիններ, որ այդն, երկնաւոր էակներ շուրջ զաթուութիւ Աստուծոյ, Տես Բ. Օր. Դ. 24. Երր. Ժթ. 29. Կերէի թէ զատ են քերսըրէներէ, Եղակ. Ա. 5-12. Եսայի մարգարէ, Զ. 2. 3. կը ցուցին զսերովիս իրք մեծարտնչք երկիր զագանցո նշանաբն Աստուծոյ, և բորբոքեալ նախանձութաշէլ և կատարել անոր կամըր, իւրաքանչիւր սերովիս ունէր վեց թէն, որոց երկուքով կը ծածէէր իւր երեսը, և երկուքով՝ ուսուցները, իսկ միւս երկուքով կը թռչէր. Սերովիք կ'աղաղակէին իրարու և կ'ըսէին, “Ասւրը, ոսւրը, ոսւրը և զօրոց Տէրը, բոլը երկիրը տնօր փառագունուն եւ.”

Սերուգ, զաւակ Սեմոյ, և մը ի նախահարց Արրահամնւ, Մննդ. Ժթ. 20-23. Ղ. և. Գ. 35. Ըստ աւանդութեան Հրեհից Սերուգ էր այն սերովիքան մէջ պատին որ ինկաւ ի կապաշտութիւն, Ցե. Ի. Դ. 2.

Սեփար, քաղաք Քանանցաց, յետոյ Հօրմն կողուած, Յաւդայի հարաւակողման վերջին քաղաքներէն մին, և յետոյ արսեւցաւ Հմանեաց, Ցե. Ժթ. 14. Ժթ. 30. Ժթ. 4. Այս անունը կը կարծուի նշանքէլի ի Սուփահ, երկայն և գժուարին կիրծ որ կը տանին հարաւէն վեր գէտ ի Յուգայի լեռները. Ի Սեփաթ ետ մզուեցան Խորսիւլացիք, Երր փոքեցին եղլել կագեռէն, Թու. Ժ. Դ. 40-45. ԻԱ. Յ. Բ. Օր. Ա. 44. Դատ. Ա. 17.

Սեփարա, հազիւ մաս ի Մարեա, յարկանցից հարաւայ Երսաւազմէն, ուր Ասա յազթեց Եթօվզացի Հարայի, Բ. Մնաց. Ժթ. 10.

Սեփարտղ, տեղի ի Փոքրի Ասիս Բասփորի մաս, ուր զիշուեցան Հրեսոյ գերիներ, Աբդիւ. 20.

Սեփարուիմ: Երր Ասորեսանի թագաւորը Սազմնասար գերի տարաւ զիսրայէլ անդր բան զեփրաս, փօխանակ նոցա զրկեց ի Պազեամարն գաղթականներ, որոց մէջ էին Սեփարուիմացիք, Դ Թագ. Ժթ. 24, 31-թէ Սեփարուիմ էր փոքր նահանգ ընիկ թագաւորուա, յայտին է Դ Թագաւորոց Ժթ. 13. և Ես. Լ. կ. 13 համբաններէն. Սեփարուիմ հաւանականապէս էր ի Միջագետս, քանզի կը յիշուի այն երկիրին ուրիշ անդրուն հետ, և վասն զի Պազումէս կը յիշէ քաղաք մը սմբն նման անուամբ, Սեպգարա, իրը Միջագետաց հարաւային վերջին ծայրը.

Սեփիր և Փուտ, Եդիստացի մանկարաբը, որ Աստուծմէ վախուարով կը խայցէին նախածին մանկանց Երրայցւոց, հակառակ հրամանին փարաւուածի: Ասուուած վարձատրեց տանց գութիւն ու ժողովուրդ իւր, թէպէս չանեցաւ անտարակոյս մանց սուտ բարրանցաց թագաւորին քով: Ասուուած անոնց տուններ շինեց, „ այսինքն, ինչպէս հաւանական է, տուու անոնց իւրոքանչիւրին շատ զաւկներ, Ա. Ա. 15-21:

Այս, երեւլ, տռաջին որդի Ադամոյ, իս մահուան Հարելի, Մննդ. Դ. 25, 26. Ե. 3, 6, 8, և նախահայր աստուծապաշտ նահապեաց սերնդեան:

Սեփիր, 1. լեռ Յօվգոյի, մօս ի կարփաթարիմ, Ցե. Ժթ. 10.

2. Քոռեցի, մին ի նախիկն Եշիսնաց Երկիրն ի հարաւայ և յարեւելեան հարաւայ Մեսեւալ ծովուն, Մննդ. Լ. Զ. 20. Բ. Օր. Բ. 12.

3. Լեռնային երկիր ի մէջ հարաւային ծայրի Մեսեւալ ծովուն և արեւեան ծոցոյ կարմիր ծովուն. Հավը լեռը մասն էր Սեփիր լեռան, և է միմպին մասն որ կը պահէ իւր սկզբնական անուամբ: Ցե. Եղանվի 2.

Սելայ, երածշտական բառ որ կը պատահի ոտզմնաց մէջ եօթանաւուն և երկը անգամ, և կը գանաւի նաև Ամբակ. Գ. 3, 9, 13. Ընդհանրապէս կը պատահի պարքերութեան կամ ասն մը վերջէ, բայց Երբենի մասուի մը վերջը միայն: Հիմա ընդ-

Հանրապետ կը կարծուի թէ ոյս գժուարիխնց բառը կը ցուցնէր մասնաւութեան համար հանդիսա, երբ ուսպնո մը կ'երգուէր, և ոյս հանդուեան ատեն նուազ մը կը կատարուէր երբեմն երածշատական գործեաւ միոյն:

Անմ, անոն, որդի Նոյոյ, Ծննդ. Ե. 32. Զ. 10. միշտ կանուանուի նախ քան դրամ և զարեթ, իրեն երիցադյոյ որդի կամ, բառ ունաց, վասն զի եր նախահայր Երրայեցւոց: Անմ առաւ օրհնութիւն իւր հօրեւէն, Ծննդ. Թ. 26. և անոր սերունդէն ծնաւ Մեսիա: Անմ ունէր հինգ որդի, և անոնց սերունդը բանեց կերպոնական երկիրն ի մէջ Քամայ և Յարեթի, նաև արեւելց ազնուադյոն գտաւուները բնակեցաւ Սեմոյ սերունդը: Անմ ազգերէն ունաց լեզուներ կը կոչուին զարդիս են մասնական լեզուներ, որոց թիւէն են Երրայեցերէնը, Քաղցեարէնը, Առորերէնը, Արարերէնը, Խթազպացերէնը, պլազքն հանդերձ: բայց ոյս ընդհանուր դասուն մէջ կը գտնենք լեզուներ զոր կը խօսէրն Քամէն սերեալ ազգեր:

Անմ: Ասաւուած սէր է. եւ անոր, սիրոյ մէզ կը բնակի՛ Ասաւուած մէզ կը բնակի, ու Ասաւուած անոր մէզը, Ա. Յովհ. Դ. 16: Եհավասի գլխաւոր յատկութիւնն է սէրը, որոյ երկայնութիւնը և լոյնութիւնը և բարձրութիւնը և խօրութիւնը, անհասանելի են, զան զի անհուն են, Եփեռ. Գ. 18, 19. Ասաւուածութեան երկը անձանց մէջ ոիրոյ լիւթիւնը, կատարելութիւնը և երանութիւնն անձան են: Առ հերշակու և առ գրիսանեայս Ասաւուածոյ սէրն է անհուն հայրական հաճութիւն և գութ. առ մէզաւորս է անսահման ոզօրմութիւն: Անմ կը աեսնուի Ասաւուածոյ բոլոր գործերուն և ճամբաներուն մէջ, և ի սիրոյ կը բղիին անոր սուրբ օրէնքը, բայց Ասաւուածոյ սէրն յայտնուած է մանաւանդ Աւետարանով, Յովհ. Գ. 16: "Յանցն է սէրն":

Սուրբ սէրը կը առյ մարդուս բերկի՛ և Ասաւուած և հնազանդել անոր բալոր որտիւ և անձամբ, սէր-

տիւ և արդեամբ սիրել ուրիշ մարդիկ ըստ իւրաքանչիւր արժանեաց, բարիներն՝ իրեւ հոգեւոր ընկերներ, և չարերն՝ Գրիստոնէավայոյել գիրութ: Աւորիսի սէր է կատարումն և լրացն օրինաց, Մատթ. Իթ. 37-40. Հովհմ. Ժ. 8-10: Աւանց ոյնք ոչ կը նայ մանել երկիրը. և որովհետեւ ամեն չնորոգուած սրտի ցանկութիւններն խառն են մեղք, վասն զի արգելեալ իրաց վրոյ են, կամ, եթէ չարգելեալ իրաց վրոյ են, ի սիրոյ անձին և անարժան են, ուստի պարտիկ նորէն ծնանել՝ որդէս զի աեռներ զԱսուուած, Յովհ. Գ. 3. ԱՅօվհ. Դ. 7, 19. Ե. 4:

Սիրա, հարուստ անտես Սաւուզի, որուն յանձնեց Դաւիթ միենյան հաւատարմութեամբ և խնամով հոգտանել Յավաթանու որդւցին Մամի փիրակնեայ, Բ. Թագ. Թ. 2-10: Գուութենէ մը խարուելով Դաւիթ Ասրայի տուաւ երկիրները զորս արդէն տուած էր Մամի փիրակնեայ, բայց յիտոյ բաժնեց ոյն երկիրներն երկոցունց, անսնելով որ աճապարահուք գործ գործած էր, և անկարող էր որոշել թէ երկուքէն ո՛րն էր յանցաւուր, Բ. Թագ. Ժ. 1-4. Ժ. 2-10:

Անդամ. Տես Մամ 3:

Անդամ, Տեսդիմո՞ Սոյստա, էր անունի քաղցոք Փիւնիկեցւոց, առ Միջերկարական ծովուն, քառն մըսն ի հիւսիսոյ Տիւրոսի և նշյատի՞ ի հարաւոյ Գէյրութի: Աշխարհին հնագյոն քաղաքներէն մին է, Ծննդ. Իթ. 13, և կը կարծուի շինուած Քամանաս երկցադյոյն որդիէն, Անդունէ, Ծննդ. Ժ. 15. Իթ. 13: Համերոսի ճամանակ Արդանացիք անուանի էին վաճառականութեամբ և հարըստութեամբ, և էին բարգաւաճեալ նշյանաւոր էին նաև հմանութեամբ, աստեղագիտութեան, ճարաւարագետութեան, աղակեղութեան և ուրիշ արուեստից: Ունէին յայնժամ ապահով նաւահանդիսու, որ հիմու լցուած է աւազով, և փոքր նաւակաց միայն մատչելի: Երբ Յեսու բաժնեց Քանան երկիրն Հրէից, մեծն Անդուն ինկաւ վիճակ Ասերոյ, Յես. Ժ.Ա. 8. Ժ. 28, բայց ոյն ցեղը շկրցաւ եր-



բէք ամիել Արդոնի, Դառ. Ա. 31. Գ. 3. Ժ. 12. Արդոնացիք մատցին երկար բնիկ կառավարութեամբ և թագաւորօք, թեպէս երբեմն հարկաւուու թագաւորաց Տիւրոսի: Հունեցան հնագիտակ Բարելացիներէն, Եղիպատցիներէն, Ալեկեաններէն և Հունգարյացիներէն. այս վերջինք բոլորվին առին անոնց ինքնորենութիւնը: Արդոնի երկրէն ոչ ոսկաւք հնաեւցան Փրկչին, Մարկ. Գ. 8, և ինքն Յիսուս պայցելութիւն ըրտ այն երկրին առհմաններուն, Մտաթ. Ժ. 21-28. Մարկ. Լ. 24-25. Ուստի եկած անոր հետ մինչև Գալիլեա, Պ. ու. Կ. Զ. 17. Աւետարան քարզեցաւ Հրէից ի Փիւնիկէ յետ մարտիրոսութեան Աստվանոսի, Գործ. Ժ. 19, և կոյին հոն Քրիստոնեաներ, երբ Պօղոս պայցելութիւն ըրտ հոն ի Հունգ ճանապարհորդութեան առեն, Գործ. Խ. 3. Զարգիս, Թուրքիոյ ուրիշ քաղաքաց պէս յԱսորին, նաև Արդոն և ազտեղի և լի աւերակը, թեպէտ գեռ կնեղ քիչ առաւտուր մատկոյ տեղերու հետ նոյն ծովեղին վրայ և աւնի հինգ հազար բնակիչ: Կրեց Առառածեւ պատուհան իւր մեզաց համար, եղեկ. Խ. 21-24, թէն ոչ այն-

պէս շարացար բնչութե Տիւրոս: Մեր Փրկիչը կը յիշէ Տիւրոս և Արդոն միանգամայն, երբ կը յանդիմանէ զՀըրեպոյ որ աւելի շնորհք բնդունած էին քան ինուս, Մտաթ. Ժ. 22: Այստա է բարձր հրուանդանի վրայ որ կ'երկիննայ գէղ ի ծով, և է պարապաւոր: Գտղապքին մօտ աեզերն կ'սոգուսին լիքանանէ բզիող գետակէ, և անուանի են գեղեցիկ պարակներով և պէս պէս պազառու ծառերով:

Սիկելակի, քաղաք նախ Ցուգայի և ազա Շմաւու, Փաշացաց առհման վրայ, Յեռ. Ժեռ. Ժ. 31. Ժ. 5: Ֆլըշտացիք պահեցին այս քաղաքը մինչև Սաւուզի ժամանակ, երբ Անդրուս, թագաւոր Գեթոյ, տուաւ զայն Դաւթի: Հոն եկած ուրիշ փախուստականներ Ցուգայէ, և այնպէս կարող եղաւ Դաւթիթ օդնել Անդրուսոյ, և զարնել Ամողեկացիներն որ կազոպաւած էին Անկելակի, մինչ ինք չէր հոն, և Թագ. Խ. 3-6. Լ. Նէեմ. Ժ. 28:

Անկել: Անկըն ի սկզբան եր միայն կշիռ: Կը գործածուեր կանելու ոսկի և արծաթ որ չէին դրամ: “Գետինը չորս հարիւր սիկի արծաթ կ'արժէ . . . Արբահամ կշանց արծաթիք ու

առւաւ Եփրանին, ինչպէս որ անիկա քետին սրգւոցը առջևը խօսեր էր, « Նննդ. իջ. 15, 16. Կերեկի թէ ի մէջ նուիրական սկեզ, Ել. Լ. 13, և սկեզ ըստ «Թագւորական կշույ», Բ թագ. ժի. 26, կար առըրերութիւն. բայց այս տարրերութիւնն հիմա չի կրնար ցաւուիլ, և, ըստ սմանց, «Արքարանի սիկղ» խօսքը կը նշանակէ միայն ճիշտ և անձերի սիկղ բայց կամանի տաճարին: Անկը կոչուած առաջին դրամը կոխուեցաւ յետ գերսւթեան, առ Մակարայեցովք, Ա. Մակար. ժի. 6, և ունէր դիր, «Ոնկը խրայեկի», Պէք, որց վկայութիւնը կշառց և շափուց համար մեռ կարեւորութիւն աւնի, կըսէ թէ սիկղն էր իր 220 ցորենահատ բարիզու: Նոր կատակարանին մէջ սիկղ կը յեւուի իրը գրամ, Մատթ. իջ. 15:

Սես Շիզա:

Սիմեօն, պատկառելի սուրբ Յերեւաղէմ, լի Հոգուով Արրավ. որ կը սպասէր խրայեկի փրկութեան, Ղակ. թ. 25-35. Սիմեօնի յայտնուած էր Աստուծմէ թէ պիտի չմեռնէր, մինչև տեսնէր ի վասուց իսսաւացեալ Մեսփայն: Աւստի եկաւ անձարն առուուածային ազգեցութեամբ ճիշտ այն ժամանակ որ Յագսէփ և Մարիամ բերին ընծայել Փրկիչն ըստ հրամանի Մովսիսական օրինաց: Սիմեօն առաւ մահուել դիրէլ, գոհութիւն մատոյց Աստուծոյ, և օրհնեց զբավսէփ և զՄարիամ: Այս անձին վայ աւելի տեղեկութիւն չւնինք:

Սիմեօն, 1. մին յերկոտառան առաքելոց: Տես Պետրոս:

2. Սիմեօն կահանացի, կամ հախանացյզ, մին յերկոտառան առաքելոց:

3. Սիմեօն, Ցիսուսի եղբայրներէն մին, Մատթ. ժի. 53. Մարկ. Զ. 3. Ըստ սմանց կը կարծուի լինել նոյն ընդ վերդիշեալ նախանձայշզ Արման: Տես Ապկորու:

4. Սիմեօն կերենացի, որ ըռնուեցաւ օգնել Ցիսուսի խաչը կը երսւ, Մատթ. իջ. 32, հաւանականապէտ, վասն զի ծանչցուած էր իր եռանդուն հետեւզ Ցիսուսի: Սիմեօն էր

«Հոյր Աղքեսանգըքի և Որուփոսի», Մարկ. Ժ. 21: Պօլսոի սիրով ողջ առաջէն Ծուփոսի և մօրը, Հոռովմ: Ժ. 13, կը տեսնուի թէ Ամենի ընտանիքն յետոյ բնակեցան Հոռովմ, և թէ անոնց սիրոյ վաստակը մոռցուած չէր Աստուծմէ:

5. Սիմեօն Փարիսեցի, հաւանականացէն՝ կափառնայում: Սիմեօն հրաւրած էր զիփուու իւրատունը, Ղուկ. իջ. 36-50:

6. Սիմեօն բորոս, պայմինըն որ առաջ եղած էր բորոս: Այս Սիմեօն կը ընակէր նեթանիա, որոյ հետնակը ընթրեց Ցիսուս, Մատթ. իջ. 6. Մարկ. ժի. 3: Տես և Յովհ. ժի. 1-11:

7. Սիմեօն խազախորդ: աշակերտ որ կը ընակէր Յովհէ, և որց տունն հիւր եղաւ Պետրոս, Գործ. թ. 43. ժ. 6. ժի. 32:

8. Սիմեօն կախարդ, յաճախ կը կոչուի Սիմեօն մոդ, այսինքն՝ հմայազ կամ դիմթ: Տես կախարդութիւն: Այս խորամանկ խարերայն, սակաւ ինչ տեղեկութիւն ունենալով փիլիսոփայութեան, բժշկականութեան, բնագիտութեան և առողջապահութեան, ստացած էր մեծ ազգեցութիւն Սամարիյց բնակչաց վկայ: Բայց Փիլիպոսոի քարոզութիւնը և հրաշք բերին մեծ բազմութիւն ի հաւատու, և համոզեցին զիյոն ինքն Սիմեօն թէ ճշմարտի մեծ էր զօրութիւն Աւետարանին: Սիմեօն յօգուտ իւր կամեցու ձեռք բերել յառաքելոց հոգեոր պարգևները, և կը յուլար ստանակ այն պարգևներն յարելով յեկեղեցին, և յետոյ յանձնեցաւ արծաթով գնել զպն: Պետրոս դիպող համարեցաւ այս առիթը խայտառակելու անոր կեղծաւորութիւնն ահաւոր վճռով մը, Գործ. թ. 9-24: Այլեայլ երկրայելի աւանդութիւններ կան Սիմեօնի մացեալ կենաց վրայ: Հոգեոր պարգևներն առեւրոյ նրբթ ընելու մեջքը, որ կոչուեցաւ սիմեօնականութիւն յանուն Սիմեօնի, աւելի ատելի էր Պետրոսի քան անոնց շատերուն որ կը դնդէն թէ են մասնաւորապէս Պետրոսի յաջարդք: 9. Սիմեօն էր հոյր Յովհայի իսկարիստացւոյ, Յովհ. Զ. 71. ժի. 2, 26:

Սին, 1. անապատ Աղվանամ Արարիոյ, մօտ յԵփիզոսո, և կարմիր ծովուն արևմտեան բազկին վրայ . Ել. ԺԶ. 1. ԺԵ. 1. Թու. ԼԳ. 12. 2. Հին ամսոր քազութ, որ կոչուած է "զօրութիւն Եփիզոսոսի", Եփեկ . Լ. 15, 16. Աին անունը կը նշանակէ ցեր, և այս համաձայն է Պեղուսիռն և թինէց, Յոյն և արդի անուանց, որ նոյն աեզւյն անուններն են . Աին էր Եփիզոսոսի Տիւտիսային արեկելեան սահմանին պատուար, մօտ ի Միջերկրականն, Նեղոսի արեկելեան բազկին վրայ . Տեղը, թինէց գիւղին մօտ, և չուրջ պատեռ ճահճներէ, և զարդիս նաւակով միայն հնար է

Երթալ հան, նաւակով՝ նեղոսի յորդութեան ատենը, և կամ ցամպքաւ ամարուան չոր եղանակին . Քանի մը հոգակյատ ե սիւներ միայն մնացած են . 3. Անապատ Քանանու Հարաւային սահմանագլուխիը, և յարեմոից Եգովմայ, Թու. ԼԳ. 1-4: Աին էր մասն Փառանու անապատին, Թու. ԺԳ. 26. Ասոր Հիւսիսային արեկելեան ծայրն էր կադէսրառնեւ, նշանաւոր՝ մահուամբ Մարիսմու, տռաքմամբ երկուասան լրտեսաց ի քանան, իսրայելացւոց արտնջմամբ, ջուր բզիող պատուածիւ և Մովսիսի թերահաւատութեամբ, Թու. ԺԳ. 21. Ի. 1-13. ԻԵ. 14.



ՎԱՐ ՄՐՈՅԵՆ ԿԱՑՄՐԻՆԱՑ ՄՕՑ Ի ՄԻԱ

Սինայ, յեւ կամ շղթայ լերանց, յԱղվանամն Արարիս, թերակըզզ-չոյն վրայ զոր կը կազմնեն երկու բա-ղուկը կարմիր ծովուն, անուանի իրբէ տեղի ուր օրէնքը արուեցաւ Խորայելի, Մովսիսի ճեռամբ, Ել. ԺԹ. 1 էն մինչեւ Թու. Ժ. 33. Որովհետեւ այս լեռն գրեթէ անծանօթ էր զարդիս, մինչեւ մօտ ժամանակ, և Սուրբ Գրոց պատութեան մէջ շատ կարեւոր, քանի մը մանր տե-ղեկութիւն տանք այս լերան վրայ . Աինայի վերին մասն է ի ձեւ անկանն աշխանակի՛ երեսուն կամ քառասուն

մղոն արամագծով . Ունի ջրոյ շատ ակունք, բարեկիառն կիմա, և գե-տիրն առատ անասնօք և բուսովք, և յայն սակս է ապաւէն վրանա-րնակ Արարացւոց, իրը Արարիս խոնարհագոյն մասը բալրովին կը չր-նայ և կը ցամբի : Այս պատճառաւ թերակզզւն այս մասն յարմարա-ցչոյն գտառուեցաւ իսրայելացւոց բա-նակելու իրը տարի մի, և այս միջուցին իսրայելացիք համբուեցան և ա-մին օրէնքն ի Բարձրելոյն : Այս երկ-րին բարձրագցին և կեդրոնական մա-սին մէջ, ծովուն երեսէն եօթն հա-

զար ստք վեր կը բարձրանայ նուի-
րական գագաթն փորերայ կամ Սի-
նայի : Այս երկու անունները կը գոր-
ծածուին դրեթէ անխտիր ի Սուրբ
Գիրո, առաջին անունը՝ մանաւանդ
յի : Օրէնս : Ումակ կարծեցին թէ
կային իրարու կից երկու կատարը
որ, Մովսիսի ժամանակ կոչուեցան ,

Քարեր և Արնա . և արդարէ միան-
ձունք այս անունները կու տան մի-
ենոյն երկու մզան երկայն շղթային հա-
րաւային և հիւսիսային ծայրէց բարձ-
րութիւններուն : Բայց Սուրբ Գիրը
քննելով կը տեսնենք որ Քորեր էր
ընդհանուր անուն շղթային, իսկ
Արնա՝ անուն նուիրական գագաթան :



Սինայի արեմանեան հովիտներէն
շատերուն մէջ, և մանաւանդ յիւ-
Միւբաթթէզ, ուր կը մտնէ Ֆէյ-
րան հովիտն յարեմտից հիւսիսայ,
ապառամներուն մերձենալի տեղ-
ուանքը ծածկուած են արձանագրսու-
թիւններով, որ ընդհանրապէս կարծ
են, և կրծատեալ կամ յազաւեալ
ոյն աեղերն ուր ճանապարհորդք
կես օրը կը նստին հանգիստ առնուլ,
Արձանագրութեանց մէջ կան բացի
նշաններ և անառնոց պատկերներ :
Արձանագրութեանց նշաններներն
անծանօթ են : Ի սկզբան կարծուե-
ցաւ թէ Խորայելացիք թողած էին
ոյն արձանագրութիւններն իրենց
ճանապարհորդութեան առեն յա-
նապատճին, յետոյ ոյլք ընծայեցին
ոյն գրուածները Քրիստոնեայ ու ի-
տաւորաց չըրորդ դարուն : Բայց
մուտք Պիր անուն Գիրմանացի գի-
տաւուը կարդաց ոյն արձանագրու-

թեանց շատերը, և կը համարի զա-
նոնք մի միոյն ծանօթ մնացորդ Ա-
պառած Արարից Նաբաթացի կոչ-
ուած ցեղին լեզուին և անոնց յա-
տուկ գիրերուն : Մինչև ցարդ կար-
գացուածներն են լրկ յատուկ ան-
ուանք, ոչ Հրէսկան և ոչ Քրիստո-
նեական, և անուններն սմանց ըս-
կիզը կան սա բառերը, “իսպազու-
թիւնը, օրինակալ”, “ի յիշատակ” :

Մովսիսիական օրինաց տուչութիւ-
նըն ի Սինա հոչշակաւոր գործած է
ոյն տեղին աշխարհի վրայ : Նաև
հնա երեցաւ Աստուած Մովսիսի ի
մորենին վառեալ, Ել. Գ. և Դ. և
վեց գար յեայ, ոքանէլապէս յայս-
նեց զինք Եղիսյի, երբ մարգարէն
կը ֆախէւր Յնձարելի բարկութենէն,
Գ. Թագ. Ժ. Ժ. Օրինաց ֆառաւոր և
աշեղ տուչութիւնն ստեղ կ'ակնար-
կուի ի Սուրբ Գիրս, Դատ. Ե. Յ.
Սաղմ. Կլ. 8, 17. Ամբ. Գ. 3. Նոր

կտակարանին մէջ, ի Անա հրատարակուած օրինաց հետ կը համեմատուի, իրբե քան զայն գեր ի վերոց, Աստուծոյ շնորհաց Աւետարանին տաւչութիւնը, Գաղ. Դ. 24, 25. Երբ. Ժ. 28-29.

Սինեացիք, Ես. Խթ. 12, ազդ մը շատ հեռու Սուրբ երկրէն, գեղ յարել կամ ի հարաւ. ընդհանրապէս կը կարծուի թէ կը նշանակ զինուցին որ ի վաղուց հետէ ծանօթ էին արեմուեան Ասից, և կը կոչուին Արաբացիներէն Ալն, և Ասորիներէն Յին:

Ախափ, ուս կամ պղոր, Նեղոս: Եսոյեայ ի. 3, և Երեմիոյ Բ. 18 համարներուն մէջ այս անուամբ կը հասկցուի հարկաւ Նեղոս Յեռուայ Ժ. 3, և Ա. Մնացորդաց Ժ. 5 համարներուն մէջ սմանք կը հանան այս անուամբ այն փոքր գետը որ է ի մէջ Եգիպտոսի և Հրետանին:


Ախափ, 1. բահուառեղծական անուն Բարելոնի, և կը նշանակէ, ըստ սմանց, առուն կամ արբունիք իշխանի, Երեմ. ի. 26. ՄԱ. 41:



ՍԻՆԱԿ, ԹԵՐԻ ՄԵԶՅՆԻ ՄԸ

2. Քագաւոր Եգիպտոսի որ պատերազմ՝ Տրատարկեց Տրատարկեց Շուդդէմ Ուորվամն, արբոյի Յուդայ, անոր թագաւորութեան Տինդերորդ, տարին: Ախափ մասու Ցուդայի երկիրը, 971 ին նախ քան դիր, մեծ բաղ-

մաթեամբ զօրաց Եգիպտոսի, Լուրիմի, Սուքիմի և Գուշոյ երկիրներէն, առաւ Հրետանանի ամուր աեղերն, և տարաւ տաճարին և թագաւորին տան գանձերն Երուսաղեմ, ինչպէս նաև Ասորմանի սոկեղէն վահանները: Եերորպամբ բարեկամ ըրած էր իրեն զԱխափ, առար և Ախափ շասպատակեց անոր երկիրը, Գ. Թագ. ԺԱ. 40. Ժ. 25, 26. Բ. Մնաց. Ժ. 2-3: Ախափ կը կարծուի թէ էր արտաքին պատմւթեան Սեսոնքիսն, առաջին թագաւոր քառներորդ երկրորդ հարուսութեան, կամ Բուրաստեան ճրւզին: Ախափ կործանեց Եգիպտոսի թագաւորաց այն ցեղն որոյ հետ ինամացած էր Սոլոմոն, Գ. Թագ. Գ. 1, և շատ աեղերու արից Եգիպտոսի գուրս:



Եգիպտոսի Քառնար կոչուած պալատան կամ մեհենին մէջ, որոյ պատերը դեռ կան, Սեռունքիս ցուցուածե է մեծ քանդակով, առանձինվ գերի թագաւորներն յազթանական երեք թագաւորի զինաւոր աստուածներու առջեւն: Ամէն երկիր կամ քաղաք անձնաւորեալ է, և անունը գրուած է վերը ձուածեի մը մէջ: Այս պատ-

կերներէն մին, Հրեւ կերպարանք, ունի վերնագիր զոր Շամբուլին կը մեկնէ, “թագաւորութիւն Յուղայ,” Ուրիշ շատ այլարանեալ նշաններ կը կարծուիթէ կը ցուցնեն Հրեւաստանի քաղաքներ զոր Ախտակ առաւ. Տես Փարաւան.


Ախտարա, զօրավար զօրաց Հասորի թագաւորին Յարինայ, զրկուած էր ընդդէմ Բարտկոյ և Դերօրայ, “որ բանած էին Թարօր լեւը զօրք. Ախտարա յաղթթուելով փախաւ հետի, և անարդարար ոպանուեցաւ Յոյելէ, Դատ. Դ. Ե : Տես Յայել:

Ախվան, երրորդ եկեղեցական ամիս Հրեւից, և իններորդ քաղաքական տարւայ, որ կը սկսի մեր յունիսի նոր լուսնէն, Եսթ. Ը. 9.

Ախրակուսաւ, զարդիս Ախրազառա, մեծ և անուանի քաղաք Ախրիւյ արեկեան եղբա, ընդարձակ և գեղեցիկ նուահանգտուն Քաղաքը հիմնեցաւ 73: ին նախ քան զգիր, էր հարուստ և հզօր, և բաժանեալ չորս կամ հինգ թաղ կամ մաս, որ իրեւ սրբյան ուրցն քաղաքներ էին. Քաղցին շրջապահն էր, ըստ Ստրաբոնի հարիւր և ութ ուսւն տոպարէզ, այսինքն իրը քառան և երկու անդեգական մզն. Ախրակուսաւ անուանի է իրը տեղի ծննդեան և քնակութեան Ալքիմիտէոսի, որոյ հանճարեզ մերենական հնարիւք քաղաքին պաշտօնան տանին ի Հառվածայցոց, 200 ին նախ քան զգր., քաղաքին առունը երկարեցաւ. Պօզոս հս մասց երեք օր, երբ Մելիտէն կ'երթար Հառվմ, դարնան եղանակին յամի Տն. 63, Գործ. ԽԸ. 42. Բնակչութիւն էր ժամանակաւ 200,000, քարդիս 41,000.

Ախրէ երբեմն կը նշանակէ ամպ կամ ծուխ ծառացեալ, Ել. ԺԳ. 21. Դատ. Ի. 40. Հզահազ սին մը զարդ և նեցուկ տաճարաց և մեծամեծ շինուածոց, Դատ. ԺԶ. 23-30. Յոր. Թ. 6. ԻԶ. 11, օրինակ էր մարդարէից, Երեմ. Ա. 18, առաքելոց, Գող. Ա. 9, հաւատացելոց, Յայտ. Գ. 12, և նոյն իսկ եկեղեցւոյ, իրբ հաւատառութիւն ճշմարտութեան, Ա. Տիմ. Գ. 15.

Ախրամարգ, կ'երեւ թէ ծանօթ



շէր Պաղեստինու մէջ, մինչև բերուեցաւ Սոզումնի նաւերով, Գ. Թագ. Ժ. 22. Բ. Մնաց. Թ. 21 : Տես Թարսիս:

Ախրիփա, կամ Ասորիք, Ներսյեցերէն Արտմ, մեծ երկիր ասիական որ, բասին ընդարձակ նշանակութեամբ, էր ի մէջ Ախրիրկական ծովուն, Տաւրոսի գոտւցն և Տիգրիսի, և այսուկ կը պարունակէր զՄիջագետո, այսինքն, ըստ Երրայեցոց, զԱսորիս երկու գետոց. Տես Արամ 2. Բաց ի Ախրականու գոտիէն, Ախրիս մեծաւ մասամբ էր երկիր տափարակ. Նոր կտակարանին մէջ յիշուած Ախրիփա սահման կրնոյ համարուիլ յարկմուից և յարկմուից հիւսիսոյ, Ախրիրկական ծովը և Տաւրոսի գոտին որ կը առանի զԱխրիփա ի կ'կտակիոյ և ի կտականիոյ որ ի Փոքրին Ասիս, յարկելից Եփրաս, և ի հարաւայ Անապատն Արտրիա և Պաղեստին, կամ մանաւանդ Հրեւատան, քանզի Ախրիփա անունը կը պարունակէր նաև Պաղեստինու հրամային մասը. Հովհանն որ ի մէջ լիքրանանու և Աներ Լիքրանանու կը կոչուեր Խոր Ասորիք, անուն մը՝ որով կ'իմացուեր երրեմն նաև Հրեւակայութիւն յարկելից Հրեւից գերութեան ժամանակ, Ասորիք և Փիւնիկէ էին հպատակ թագաւորաց

բարելոնի, և ապա եղան հարկատու Պարսից թագաւորներուն: Յետ որպէս երկիրն ինկաւ չառվմայեցաց ձեռքը Ասորին եղաւ նահանգ փոխանակի բդէշիի, և Հրեատան, թէպէտ ունէր առանձին կուսակալ կամ հառավարիչ, եղաւ մասն Ասորւց: պինդէս որ կրնար բողոքուիլ առ փոխանակ բդէշիին Ասորւց որ ունէր իշխանութիւն մինչև հանել Հրեատանի կառավարիչն ի պաշտօնէ: Անդրիս է հիմա Թրքաց ձեռք: Այս երկիրին լաւագոյն մասերն են ի վաղոց հետէ բազմամարդ, և ճանապարհորդք կը գտնեն հոնպատմաթեան բոլորովին անծանօթ քաղաքաց հետք:

Սիւլիմ, 1. իշխան վանանացի համանուն քաղաքին: Այս Ամրէմ է որ հրապորեց Խակարայ գուռատը Դիհան, և զոր Նմաւոն և Ղեկի, սուկաւ ինչ յետոյ, ոպաննեցին նենդութեամբ Ամրէմնացւոց շատարուն հետ, Մննդ. 1. Դ.:

2. Քաղաք կեդրոնական քանանուն, ի մէջ Գարիզին և Գերաղ լերանց, երեսուն և չորս մզոն գեղ ի հիւսիս Երուսաղեմի: Նախ յիշուած է ի զատմութեան Աբբահամուն, որ հոն կանգնեց առաջին սեպանն ի քանան, և բռնեց երկիրն յանուն Եհովայի, Մննդ. ԺԲ. 6. 1. Գ. 18, 19. 1. Ե. 4. Յակոբ գնեց արա մօտ ի Ամրէմ, զոր իրք աւելի բաժին տուաւ Բով սեփայ որ թաղուացաւ հոն, Մննդ. ԽԲ. 22. Յետ. Ի. 32. Քանան նուամուելին եռքը Ամրէմ եղաւ Ղետական քաղաք առաստանի Եփրեմի երկիրն մէջ, և ժողովնան աեզի ցեղերուն, Յետ. 7. Խ. 21. Ի. 1. 23. Դատ. Թ. Հանուվագմ տաթիթ տուաւ տառն ցեղից ապատարելիուն, Գ Բագդ. ԺԲ. Ամրէմնաց մօտ էր Յակոբայ ջրհորը կամ ազրիւրն, սրսւն քով քրիստոս խոնցաւ Սամարացի կնոջ հետ, Յազ. Դ. 5. Տետ և Գործ. Ը. 25. Թ. 31. ԺԵ. 3. Յետ կործանման Սամարիյ ի Սաղմանասարայ, Ամրէմ եղաւ մայրաբազմաք Սամարացւոց, և ըստ Յափեապատ, պինդէս էր մեծին Ազերսանդրի ժամնակի: Նաև զարդին է նիսու սուկաւաւոր մասորդաց Սամարացւոց:

Տեղ Սամարացիք: Հովովայեցիք զիւեցմ կոչեցին նէտապոխն, զոր Արարացիք կը հնչէն նարուոս կամ նապուլուս: Ամ-քեմի հօմիտը կը ձգուի քանի մը մզոն գէտ յարկմաւեան հիւսիս ի մէջ Գերաղ և Գարիզին լերանց, և է իրը վեց հարիւր կանգուն լոյն, պինդէս որ Պաղեստին մարու և չորս օդին մէջ երկու լեռներն ենոյն հասցնելու չափ հեռու են իրարմէ: պարագայ մը որ, Թոզ զայլը, բաւական է ցուցնել Ասոր Գրոց պատմութեան ճշմարտութիւնը, Բ. Օթ. Ի. 11-14. Դատ. Թ. 7: Զմեռնույին անձրեք որ Կիյանան հսկատին արեկեան մասը՝ կը գտնեն ճամբարոյ գեղ ի Յորդանան, մինչ յարեմբան մասին շատ են անձնանք որ գեղեցիկ գետակ մը կը կազմեն: Այս գետակի կը հոսէ գեղ ի Միջերկրական ծազ: Հնո, ս կըսէ Ռոպինորն, առան և գրեթէ անհամեմատ կանչութեան տեսարան բացուեցաւ մեր աշաց առջեւ: Պարտիզաք բանջարեղինաց և գրախարեւ ամէն տեսակ պաղատառ ծառոց լի է բոլը հսկելըն, որոյ այլեւայլ կոզմերը բդիսոց ազրիւրը կ'ուոգեն այս պարտէզներըն, և ապս գետանալով կը հոսն գեղ արեմնապը: Այս տեսարանը յանկարծ բացուելով մեր առջեւ, պանչացուց զմեզ: Ասոր նմանիր տեսած չէինք բայց Պաղետունու մէջ, ս Այժմու Ամրէմ ունի երկոյն և նեղ փողոցներ, յորոց ոմանիր են Գարիզին լերան սարուար: Կերեկի թէ քաղաքի հիման այնչափ, յառաջ չերթար գեղ արեկելք որչափ կ'երթար հին Ամրէմ: Տուները բարձր են և քարշէն, փոքր գերեթներով, բնակչաց թիւը կը հարծուի ութ հազար, բոլորը Մահմետական, բաց ի սակաւ թշնի Քիստոնեաներէ և իրը հարիւր յիսուն Սամարացիներէ և նոյնչափ Հրեաներէ: Գերաղ լերան ապատմուաստու ստարուն ի հիւսիսոյ հսկատին ի է հին վիմափոր գերեզմաններով: Սամարացաց ուուրը տեղն, և Յուստինիանոսէ շինուած հօր բերդին աւերակներն են ի Գարիզին: Այս լերանց ոսքը յարեկելց է Մասկոնիի գեղեցիկ գայուրը, տառն մզոն երկուոն և մէկ ու կէս մզոն լոյն, ինչպէս



ՆԱՊՈՒԼԻՆ ԵՒ ԼԵԱԹՆ ԳԱՄԻԶԻՆ Ի ՀԻՒԽԻՍԻՑ ԱՐԵՒՄՑԻՑ ՆԿԱՏԵԱԼ,

Հրեայք, Քրիստոնեայք և Մահմետականք միաբան կը զկայեն, Յովենիու գերեզմանն և Յակոպոյ ջրհորն հուն ուր դաշտը կը միանայ հովտին չետ: Յովենիու գերեզմանին տեղը ծածկուած է հիմա Մահմետականաց նուիրական շիրմով, իսկ ջրհորը՝ կամարակապ քարաշեն խցիւ, ուր կը մանուք յարիկն զըսյ բացուած ծաղկէ մը, և ջրհորին բերանը ծածկուած է մեծ քարով մը: Ջրհորը հորիւր հինգ ուր խոր է, և հիմա երրուն կը ցումարի: Հեռաւուր հնութեան ամէն նշան ունի:

Յաջորդ հատուածը Քլորքի ոյս տեղոյն նկարագրէն է: “Սուրբ երկրին մէջ չկայ գեղեցկադցյն տեսարան քան Նարուոսինը մօտակայ բարձրաւանդակներէն: Երբ ճանապարհորդը կիջնէ ըլուրներէն դէպ ի Նորուոս, երբ թէ թաղուած կերեկ քաղաքը բերկրալի և անուշահու բուրսաստանց մէջ, կիոնդ չափ ծածկուած պարտեզներէ և բարձրաբերձ անտառաբիտ ծառներէ, բոլորն ոյն պերճ և գեղեցիկ հովտին մէջ ուր է քաղաքը: Բնակչաց մէջ զանառականութիւնը ծագած կը թուի: Անոնց դիւաւոր զբազութիւն է անառագոր-

ծութիւն, և արդարե քաղաքին աճառի գործարաններն կու տան բաւական աճառ հեռաւուր տեղեր տանելու ուղտերով: Մեր գայստեան յաջորդ առաւտառաւն տեսանք կարաւաններ որ կու դային Գահիրէն, և ուրիշ կարաւաններ որ քաղաքին գրան մօտ ձիթաստաններուն մէջ իշեանած էին:

“Բներկրութեամբ յիշեցինք Ափեքեմի գաշաերուն մէջ կատարուած դիպաց պատմութիւնը, զոր կը պատմեն Սուրբ Գիրք և զոր գիտէինք ի մանկութիւննեւ: բայց երբ տեսանք մեր առջե երկիրն ուր ոյն գէպք կատարուած են, գտանք շատ բան այնպէս ինչպէս նկարագրուած են աւելի քան բերեք հազար տարի առաջ. այն բերկրալի յիշատակը փոխեցաւ ի հիացումն և ի յափշտակութիւնն մոտաց: Հովտին մէջ տեսանք ‘Խօմայելոց’ մէկ կարաւանը որ կու գար Գաղատադէն, Մննդ. Լի: 23, ինչպէս Ռուրենի և Յուդոյի ժամանակ, և իրենց ուղտերը համեմետրով և բալասանով և զմասուրեւնաւորած՝ զանառականներ՝ որ թերես ուրբախութեամբ պիտի գնէին ուրիշ Յովենի մը իւր եղայրյուներէն,


և գանձաւել զնա իրբե գերի Եդիզ-
տացի Գետափրեսի մը : Երջակոյ բըլ-
լոց վրոյ կ արտծէին հօտը և անդ-
եայք ինչպէս ժամանակաւ , և Սա-
մարից հովուաց պարզ հանդերձը
զոր կը առենէինք չէր ամենենի հա-
կառակ գաղափարին զոր ունեինք ,
ըստ պատմութեան Սուրբ Գրոց .
Յոկորոյ որդուց զգեստուց և կեր-
պարանաց վրոյ : Ինչ որ կը տեսնե-
ինք յարմար էր զրադաշնել մեր խոր-
հուրդը և բարձրացնել մեր միտքը .
և ինչ որդազան պատմութեան նման
շատ բաներ այնպէս կը շարժէին մեր
սիրտը , որ իւրաքանչիւր վայրիեան
կը թռւէր մեր առջեւ բերել ամբողջ
դարու մը դէպք :

“Մէծ արտիստաց գլխաւոր նիւթ է
Յակորայ ջրհորը , յորոյ վերայ ժամա-
նակաւ շնուռած էր կեկզեցի մը Ջրհո-
ր քաղքէն քիչ հեռու է , իրավազէմ
տանող ճամբուն վրոյ : և եղած է ի
վազուց հետէ միշտ ուխտասեղի , մա-
նաւանդ Քրիստոնէական թռւականէն
հետէ , իրբե տեղի ուր Փրկիչն մեր
յայսնեց զինք Սամարացի կնոջ : Աւ-
տարանին այնպէս որոշ նշանակած է
տեղը , և ոյնպէս յայսնի է թէ՝ նոյն
իսկ ջրհորին և թէ՝ Երկիրի որդիսու-
թենին , որ , թէե աւանդութիւնը
չըսեր ևս թէ նոյն ջրհորն է , դիրքը
միայն բաւական էր ամէն դժուա-
րութիւն փարատելու : Թերես ոչ
ոք ի Քրիստոնեոյ ուսանողաց ուշադ-
րութեամբ կարդացած է Յովհաննա
չորրորդ գլուխն , առանց դիտելու
նշանաւութեան անթիւններին պատ-
ճառակեր որ խօսնի կու գան մատաց
առջեւ յընթեցման : Այսպիսի փոքր
պատմութիւնն մը ուրիշ գրուածոց
մէջ չէր կրնար խորհեն և ուշ գնե-
լու արժանի պյուջափ կէտեր ընծայել
մատաց : Աւետարանին այս պատմու-
թիւնը , բաց ի կարեւորութենէն զոր
աւնի իրբե ասուուած արանութեան
աղբեւր , կը պարօւնակէ այնչափ տե-
ղեկութիւն , որ հատոր մը կը լից-
ուէր , եթէ լուսարանուէին Հրեւից
պատմութեան և աշխարհագրու-
թեան վերաբերեալ կէտեր միայն
զոր կ'ակնարկէ այս պատմութիւնը :
ինչ որ այս նիւթերուն վերաբերեալ
կրնայ հաւաքուիլ Յովհեպոտէ՝ իրբե

ծանօթութիւն միայն կրնայ լուսա-
ւորել Յովհաննու այն գլութիւր : Քրիս-
տոսի ճամբութութիւնն չըէ աստանէ
ի Գայիկեա , այն ճամբորդութեան
պատճառը , անցնիլը Սամարից մէ-
ջէն , մօտենալի այն երկրին մայրա-
քաղաքին , մայրաքաղաքին անունը ,
հասնիլն Ամսվրհացւոց գաշտը որ է
Սիւ քեմի նեղ հովտին ծայրը , ջրհո-
րի մը գլուխ զիս առնելյ հին սովո-
րութիւննը , չուր քաշլու համար
հնդ հանրապէս կանանց գալը , կերա-
կուր զնելու համար քաղքէն աշա-
կերտոց առողութիւր , որմէ կը հաս-
կրցուի թէ քաղաքէն գուրը էր ջըր-
հորը , կնոջ հարցումը որ զշրեպյա
Սամարացիներէն բաժնող նախապա-
շարումը կ'ակնարկէր , ջրհորոյն իո-
րութիւնը , արեկելոյց սովորական
մօք կենդանի ջուր , պատմական ծա-
խօթիւնների ջուր , պատմական ծա-
խօթիւնների ջրհորը , պատմական մեջ
ուութեան վրոյ : Գարիզին իւրան պաշ-
տոնի , այս ամենայն կը գտնուի հա-
կիրճ իրբ քառա համարե քաղկացեալ
հասուածի մը մէջ :

Սիօն . 1. անուն տուեալ , Բ. Օր .
Դ. 48 , Հերմն կոչուած զգթոյին
բարձրաւանդակներէն միջն : Տե-
Հերմն :

2. Իրուազգեմի բարձրագոյն և
հարաւային լրբակը , իրբ երկու հա-
զար հինգ հարիւր ուրի ի վեր քան
զՄիշերկրականն , և երկու մինչեւ ե-
րեք հարիւր ուրի վեր քան զհովիտն
որ առ սասրատով լրցոյն : Տիւրապէ-
նն կոչուած հօվուր . Սիօն կը բաժ-
նուէր Ակրայէ ի հիւսիսոյ , և Մո-
րիսոյէ յարեկից հիւսիսոյ , և ու-
ներ յարեմոյից գեհնի ծորը , ի հա-
րաւայի լինովինը , և յարեկից հա-
րաւայի կեդրունինը : Սիօն էր միջնա-
րերդ Եկեղեցացւոց մինչեւ առնուին
ի Դաւթէ , և այնուհետեւ կը կոչուէր
յաճախ “քաղաք Դաւթի ,” Բ. Թագ . Ե.
7. Գ. Թագ . Բ. 1. և Երեկի թէ Դաւթիթ
կը սիրէր յոյժ զԱխոն անոր գեղեց-
կութեան և ամրութեան համար ,
և կը գովի զայն իրբե օրինակ Քրիս-
տոսի եկեղեցւոյն : “Կեցեցիկ բարձ-
րութիւննը , բոլոր երեւու ուրախու-
թիւնը , հիւսիսային կողմերը եղող
Ախոն լեռն է , մեծ թագաւորին քա-
ղաքը :” “Ախոնին շրս կողմերը պար-



ԱՆԱՑԻ ՄԻՕՆ, ՄԶԿՈՒԹ ԴԱՍԻԹԻ, ՄԱՍՆ ՀԱՄԱՍԱՅԻՆ ՊԱՐՈԳԻ ՔԱՂԱՔԻՆ
ԵՒ ԶՈՐՆ ԵՆՈՎՄԱՅ

տեցէք, ու անոր բոլորտիքը շարուեցէք, ու աշտարակները համբեցէք. ուշադրութեամբ դիսեցէք անոր պարփակները. անոր պալատները զնեցէք, որ գալու ազգին պատմէք.՝ “Աչա թագաւորները ժողվուեցան, ու մէկտեղ անցան. Անոն տեսածնուն պէս զարմացան. զարհուրեցան ու շուտով փախան, Սաղմ. Խթ. 2, 12, 13: Ախօնի հարաւային դարձանդին մօտ, “Դաւթի գերեզման” կոչուած տեղույն վրոյ շինուած է մզկիթ մը, զոր մեծ նախանձայուղութեամբ կը պահէն Մահմետականք, Գ. Թագ. Բ. 10. Ժթ. 43. Խթ. 51: Այս լեռն, հանդերձ Մօրիայի և Ռիֆայ լերամբ, պատած էր առաջին պարսպով, և ամրացեալ միջնարեդիք. Ա. Մնաց. ԺԱ. 5: Ախօն լեռան վրոյ շինուած էին հզյակապ պալատն Սողոմոնի և, յետ ժամանակաց, Հերոդի էսինը: Ախօն շատ յարմար էր զինուորական ամրութեան, ուստի և այնպէս ուժգին ամրացեալ էր երր Հռովմայեցիներէն առնուեցաւ, որ կայսը գոչեց, Ստուգիւ զԱռուուած ունէինք մեղի նդնական պյո պատերազմին մէջ, ա-

պա թէ ոչ մորդկային մեռք և մեքենայք ինչ կրնոյին ընել այն աշտարակներուն դէմ:” Մեծամնծ փոփոխութիւններ եզած են Ախօնի վրոյ և անոր մեծ մտոր գուրս է Հիմա պարզուն ի հարաւոյ, և է գերեզմաննոց, կամ “ադարակի պէս հերկուած”, ըստ Երեմիայի, 19. 18, և Միքրիյ, Գ. 12: Կ'ըսուի թէ ժամանակաւ երկու Բարբենիք մօտենալով Երուսաղեմի, տեսած որ ազգւէս մը կը վազէր Ախօն լերան վրոյ, և բարունեաց մին, Բարբի Յեսու, լուցաւ, միւոր, Բարբի Եղիազար, ծիծաղեցաւ: “Խնչու համար կը ծիծաղիս, ըստ լացողն:” Եւ դուռ ինչու համար կու լաս, ” հարցոց Եղիազար: “Կու լամ,” պատասխանեց Բարբի Յեսու, վասն զի կը տեսնեմ որ Ողբոց մէջ ըսուածք կը կատարուի, վասն զի Ախօն լերան վրոյ որ ամայացեալ է կը պատին ազգւէպը:” “Եւ ես, ” ըստ Բարբի Եղիազարն, “կը ծիծաղիմ, վասն զի կը տեսնեմ աշօք որ Առուուած բան առ բան կը կատարէ իւր ողորոշացւ, և ոյս երաշխաւորութիւն է ինձ, թէ Առուուծոյ իստուամերէն ևս պիտի չկը-

պին, քանզի Աստուած պատրաստ
է մանաւանդ ցուցնել ողորմութիւն
քան պատուհան».

“Սիօն, և “Դուռը ապօպար Սիօնի, գործածուած էն երբեմ ցուցնելու համար բոյր քաղաքը, մանաւանդ Մօրիա լեռը և տաճարը, Սաղմ. Բ. 6. թ. 11. Հի. 2. Ես. Ա. 8. Ցովէլ. Բ. 23, և երբեմ, այլաբանութեամբ, ճշմարիտ եկեղեցին երկիր վրոյ և յերկինս, երեմ. Ը. 19. Երբ. Ժի. 22. Ցայտ. Ժի. 1. Տես իրուստիմ:

Սկեւա, Հըբայ յիփեսո, գլխաւոր քահանայից մէջ, թերեւ քանի և չորս գասերէն միջն զլսւի. Առ եօթն որդիքն իրը թէ գեկեր կը հանէին, և յանդգնեցտն չար ոգիներն պյասհարներէն ելլելու սահպել յանուան ինսու. Անոնց շարաշար յաղթահարուին պյասհարէն պատճառ եզաւ որ Աւետարանին գործն յաջողաթիւն դառւ յեփեսու, Գործ. Ժի. 14-16:

Սկիւրացիք, թափառական ցեղը Սև և կասպից ծովերուն հիւսիսային և հիւսիսային արեւելեան կողման ընդարձակ գուառոները. Սկիւթացիք ըստ Հերոդոտին, արշաւեցին հարաւային արևմտեան Ալիքա և եդիոսոս, իրը եօթն հարիւր ամօք յառաջ քան զիրիսաս, և թերեւ պյս հրոսուկաց մացորդն էր որ բնակեցաւ ի թեթան, և յանուն ոսցա կուշցին այն քաղաքն Սկիւթապորին Յշնչ և Հռովմայեցիք. Կող Գ. 11. Սկիւթացին անունը կը թուի նշանակել անհնարին բարրարոս:

Սկուտու, տաշտ մեծ, ոչ խոր, Թու. Ծ. 13. Մատթ. Ժի. 8.

Սպոմ, դաշտի քաղաքներէն մին, ուր Ղափ բնակեցաւ ժամանակ մը, Մննդ. Ժի. 10-13. Ժի. 12. Սոդոմցւոց մեղքը և մոլութիւններն պյնգէո ծանր էին, որ Աստուած ջնջեց անոնց քաղաքն երկնառու հրով, երկը մօտակայ քաղաքոց, Գոնծարայ. Սերոյիմի և Ադրոյի հետ, որ նոյնափ չար էին, Մննդ. Ժի. Սիդիմի դաշտ մաշտ, ուր էին պյս քաղաքներն, էր գեղեցիկ և պաղաքեր, երկրաւոր դրախտին պէս, բայց նախ պյրեցաւ, և ապա ողոզեցաւ Մեռեաւ ծովուն կամ Սոդոմցւ ծովակին

Հրով. Տես Յօրդանան և Մավ 3. Մարգարէք, երբ վայ կը կարդան ուրիշ երկիրներու, կը յիշեն Սոդոմցւ և Գոնծարայ կարծանումը, և կը-սէն թէ այն տեղերը պիտի մողին անապատ, ցամաք և անմարդի, Երեմ. Խթ. 18. Ծ. 40, մացառք և թփօք ծածկուած, աղտաղպին և ծծմբու, և առանց վար ու ցանի, Բ. Օր. Խթ. 23. Ա. Ամուս. Դ. 11. Բոլոր Սուրբ Գրոց մէջ Սոդոմցւ և Գոնծարայ աւելը կը յեշուէ իրեւ սոսկալ նշան տառուածային պատռհասի, և իրեւ հայելի ուր մեղքի և զեղիութեան մէջ ապրող անձնդիւրը կրնան տեսնել իրենց մօտալւու կորուստը. Սոդոմ անունն Յայտնութեան մէջ Ալլ. 5 համարին մէջ տրուած է Նեսին մէջ և ապականեալ քաղաքին. “Սոդոմցիքը անձնատուր էին Մննդոց Ժի. Գլխուն և Գ Թագաւորաց Ժի. 24, և առ Հռովմայեցին թղթշն Ա. 26, 27, համար ներուն մէջ անհարկուած գարը ցանկութեան:

Սօս, Եգիպտասի տունկերէն մին որոց համար տրանջեցին Խօրյուլացիք անապատին մէջ, թու. ԺԱ. 5: Հունէլուփատ կ'ըսէ թէ Եգիպտասի սոխն և շատ քաղցր, մեղք և մնացարը. Յօրնադ, Պինդոս և Ղուկեանոս կը ծաղքին Եգիպտացւոց սնապաշտական յարգանքն առ պյուտունի:

Սոկիրպ, բազուարտ, 1. աեղի Յօրդանառու հսկամին մէջ, մօմ Յարոնի, ուր Յակու հանդնեց իւր վլանն ի դարձին ի Միհագետաց, Մննդ. Լ. 9. 17: Ենաս Գագոյ յեղին տուռա քաղաքը որ յետոյ շինուեցաւ հոն, Յեռ. Ժի. 27. Գեգէն Սոկիրպիթի գլիաւորաց մօրմինները ծեծեց անապատին փուշերով և տատտոկներով, վան զի պյու մարդիկ խսիւ պատասխանեցին անոր երր կ'երթար հայտածել Մադիանացիները, Դատ. Ը. 5. Կ'երեմի թէ Սոկիրպիթ էր Յորդանառու արեւելան կողմը, զարդիս Սոկութ կոչուած տեղը. Տես և Գ Թատ. Ը. 46. Սաղմ. Կ. 6.

Սոզոմացի, Խոչշառուեր, Երբայեցիքէնին մէջ է իգականն Սոզոման անուան, ինչպէս Յուլիոյն Յուլիո-

սի : Ե այլարտանական անուն հարսին Երգոց երգոյի Սողոմնի, Զ. 13, ուր գետային արութեած է Սողոմնի անունը որ Առնշանակէ Նոյնպէս Խաղաղատէր

Առզամն, խաղաղատէր, որդի և յաջորդ Դաւթի, Բերտարէն ծնած 1033 ին նախ քան զբր. : Նախան մարգարէ Կոչեց զնա Յեղիշիս, “ոփ բել Տեառն, ” Բ Թագ. ԺԲ. 25, և եր Սողոմնի որդի Խոստան, Ա Մնաց. ԱԲ. 9, 10 : Ութեատասնամենոյ եր երբ առաւ հօրեն թագարորութիւնը, մինչ եղային, Ալսոնիս, կը խորհրէ յափշտակի գահը : Սուրբ Գիրք կը պատմէ թէ Սողոմնի ի որտէ և եռահագագին ինդրեց իմաստութիւնի վեր քան զայլ ամենայն ինչ, որպէս զի կարող ըլլար բարւոր կառավորել այն մեծ ազգը, և թէ իմաստութեան հետ առաւ ուրիշ շատ բարիք, Մատթ. Զ. 33 : Սողոմնի աննման իմաստութիւնը և գիտութիւնը շուտով հաշակուեցաւ րուր արեւելք, և կը հաշակուի մինչեւ ցոյշոյ : Սողոմնի ամէն տեսակ ժամանակաւոր յաջողութիւն վայելեց : Անոր հզը իշխանութիւնը կը տարտծուէր Եփրատէն մինչեւ “Եղիպտոսի հեղեղատը” Պալմիրա՝ անապատին մէջ, և Գասիրն-Դաքեր կարմիր ծավուն եզեր. քըն՝ անոր իշխանութեան ներքեւ էին Սողոմնի կառարեց Դաւթի բաղձանաքը չքեզ և հյական տաճար շինելով Ենոպէսի : Ուրիշ շատ կարեւոր հասարակաց և առանձին շենքեր կանգնեցան Սողոմնի թագաւորութեան ատեն : Սողոմնի հաստատեց Տիրոսի, Եգիպտոսի, Արարից, Հնդկաստանի և Բարելընի հետ շահաւոր տուրեն, որոյ արդեամբ նախ և գլխաւորապէս ինք, և առաջ բուրը Երիխոն հարստացաւ յշյժ : Սողոմնի եղաւ իմաստուն, բնչել, մեծարոյ և բախտաւոր քան զայլ ամենայն մարգիկ, բույց պյա յաջութեանց պատճառաւ Սողոմնի հպարտացաւ և զեղծաւ, և մուցաւ զԱստուած : Բայց և այնպէս Աստուծոյ ողորմնւթիւնը շմացաւ զնա : Սողոմնի ապաշխարեց, և առած է մեզ իւր ապաշխարութեան ապացոյցը և փոքրաւութեան արդիւնքն իւր ներշնչեալ գրուածոց մէջ : Անոր

թագաւորութիւնը տեսց քառասուն տարի, 1015-975 նախ քան զբր., միշտ խաղաղարութեամբ, և, եթէ թողով չար օրինակին վասար և ծանր հարկահանութիւնը, եղաւ օգտակար Հրեհ ազգին : Սուրբ Գիրք այնպէս ընդարձակ չի յիշեր Սողոմնի պատմութիւնն, ինչպէս յիշած է Պատմինը, Գ Թագ. Ա. 11. Բ Մնաց. Ա.-թ., բոյց շատ բան կը սորվինք Սողոմնի վրայ անոր գրուածներէն, մասաւանդ ֆողովողի գիրքէն : Զեյս գիրք մը որ Փողովողի պէտ ազգու կիրավով ցուցնէ մեղի մարգ կոյին ընութեան տկարութիւնը, թէն վերջին աստիճան գիտուն և իմաստուն ըլլայ մարգ, նոյնպէս յաջութեան վտանգները, և բոլոր երկրուոր բարեաց անրաւատկանութիւնն յագեցնելու մարդուս ցանկութիւնները :

Սողոմնի շատ բան գրած էր բնական քրտութեանց, նաև փիկոսփայաթեան և բարոյական վրայ : “Եւ անիկոս երկը հազար առակ խօսեցաւ, ու անոր շարադրած երգերը հազար ու հինգ էին : Եւ անիկա ծառերուն վրայ խօսեցաւ, Լիբանանի եղեինէն մինչեւ պատի վրայ բունող զոպան . ու նաև ահասնոց վրայ, թոշաններու վրայ, սողոմներու վրայ ու ծուկերու վրայ խօսեցաւ, ” Գ Թագ. Դ. 32, 33 :

Սողոմնի աւազանները, Փողով. Բ. 6 : Այս աւազաններուն կարգէն են թերես զարդիս ոյս անունը կրող շնուրածք, երկու կամ երեք մղոն հեռու նեթլէ հէմէ դէպ արեմաեան հարաւ : Այս աւազանք են երկը մեծամեծ ընդունարանք լրոյ, որ նեղ հսկոմ մը մէջ են՝ ջրոյն ողոզութեամբ շարտած Շինուած են մեծամեծ քարերով և ներբռուու ծեփուած : Այս աւազաններուն և ուրիշ մօտակայ ողբիւրներուն մէջ մթերեալ ջուրը ջրմզով մը կ'երթար նեթլէ հէմէ են Երևուազմ : Վերին աւազանն է 380 ոոք լայն, միջինը՝ 423 ոոք, և ստրինը՝ 582 : Ասոնց լայնաւթիւնն է, միջին հաշուով, 200 ոոք, իսկ խորութիւնը՝ 38 ոոք : Հիմոն կը պարունակին համեմատութեամբ նուազ ջուր, բոյց և այնպէս ամբաւ օդ-

տակարութիւն ունին բեթցէէմի, և կրնան նշյալափ օգտակար դործուիլ նաև Երուսաղեմի: Զըմուզը կ'անցնի Ենոքմի ձորէն՝ քաղցին պարսպին Հարաւային արևմտեան անկեան մօտ, ապա կը դառնոյ դէպ ի Հարաւ Ախոն լերտն բալրտիքը, անորի դարձեալ կը դառնոյ ի Տիւսին քաղցին մէջ դէպ ի Հարաւ կոյուած տեղը:

Սպազմնին երգը, կամ Երգ Երգոց Սպազմնին, 1012ին համ քան զի՞ր: Այս բարձր այլաբանական և գեղեցիկ բանաստեղծութիւնը գըտնուած է միշտ կանոնական դրոց կարգը, և Հարկաւ էր մասն չին կտակարանին Քրիստոսի ժամանակ: Նախին Քրիստոնեայք այնպէս կը նկատէին զամ, և կը ատեսէին միշտ Ալորք Գրոց չին ցանկերուն, ձեռագիրներուն և թարգմանութեանց մէջ: Հատ և տարբեր եղած են կարծիք պատ բանաստեղծութեան նիւթյոն և նպատակին վրայ: պյլ թէ որբազան մատենագրին դիտաւորութիւնն էր ցուցնել հոգեսր սէրը և փոխադարձ Հաղորդութիւնն ի մէջ Քրիստոսի և ժողովրդեան նորու, յուտնի է այս երգերուն միտրանութենէն, եթէ ըստ արժանելոյն հառկցուի, Սուրբ Գրոց խօսքերուն մեծ մասին հետ, որ կը ցուցնեն զԱսուած, և մանաւանդ զՔրիստոս, փեսայ եկեղեցւյ, և ամուսնութեան պյլեայլ յարաբերութիւնները կը դործածեն ցուցներու համար յարաբերութիւնն որ ի մէջ Քրիչին և ժողովրդեան նորու: Խե. սաղմոսն է մասիսկան Հարուանեաց երգ: Տես նաև Ես. ԾԴ. 5. Կի 5. Երեմ. Գ. Եղեկ. ԺԶ. Ով. Ա.-Գ. Բ կորնթ. ԺԱ. 2. Եփես. Ե. 23-32. Յայտ. ԺԹ. 7-9. ԻԱ. 2-9:

Այս գեղեցիկ բանաստեղծութիւնն հասկնալու համար, պարախնչ, յիշել տարբերութիւնը որ կայ ի մէջ արելեան և արեմտեան ազգաց: Արդի օրէնոգրութիւնը և սկզբանը համացայն չեն այս բանաստեղծութեան նպատակին, պյլաբանութիւններուն և ոճոյն: Արեկելուն ազգեր ողընը են հոգեսր եռանդը և ուրախութիւնը ծածկել սիրոց պյլաբանական քօղով:

Մեկնիչէ կը բերեն արեկելեան պյլասցիկ երգերէ հատուածներ որ մեծ նմանութիւն ունին այս աստուածացդեան: Հատ Քրիստոնեաներ, Աւետարանին ոգւզյն խորին ազգեցութեամբ, դատած են մեծ բերկրութիւն և օգուտ Նրգոց երգը կարդալով: Յովիստամ կառարութեամբ: “Ար գտնեմ ներքին քաղցրութիւն որ կը յափշասկ զիս իմ իսկմանց մէջ:” Գիտեմ որ պյլազգ չեմ կրնար յայտնել զդացում բայց եթէ հանգարատութեամբ, բերկրայի վերացմամբ հոգեայ բարը աշխարհային կապերէ: Նա կը թէ ինձ երբեմն թէ տեսակ մը յատաւր յափշտակութեան մէջ եմ, իբր թէ եմ լեռան մը վրայ մինակ կամ առանձին անապատ մը Քրիստոսի հետ, մերացեալ և ընկղմնալ յԱստուած: Թաւի ինձ թէ կ'իմանամ աստուածային խրհուրդներ որ կը վասեն յիս շատ անգամ յանկարծ եւ առանդ մը արդարե անձառելի: Այս միմակի մէջ բնական կ'երեի ինձ երգել նուագօք խոկութերս, կամ գեղգեղեալ ձայնին մը մնջել խորհուրդներս առանձին:

Ճն Պրտւն Հատինկանցի, Երգոց երգոյն վրայ իւր գեղեցիկ մէկնութեան մէջ կ'ըսէ: “Եթէ առանձ պայտ երգն իբրև ամուսնութեան օրինակու ցուցուած յարաբերութիւն ի մէջ Քրիստոսի և եկեղեցւյ, պիտի թուի մեզ սրանչելի, հրահանգի և սրտեանդ, Երգերուն վեճը, մարդոց սիրտերուն վրայ ազգեցութիւնն յատաց բերելու սրբութիւն, լցուին նմանութիւնը Քրիստոսի առանձին եռանդը և ուրախութիւնը, հաղութեան կ'առաջանաւ կ հարցուի կ կարդան զայն մարդոց համար որ կը կարդան զայն մարդուն կ հեշտաւէր ոգւով՝ է Երգոց երգն հաս մահուանէ ի մահ, մասն զի պյլաբանեաց միտքը և ի իխցը պղծեալ է. բայց անոնց համար որ Քրիստոսի հետ հաղորդութեան փոքն

առած են, և կը կարդան պյո գիրը երկնոյին և հոգեւոր մտաց ճաշկեզվ, պիտի ըլայ Երգոց երգն արդարեւ հոտ կենաց ի կետն։ Խօսողներն չո՛ են քրիստոն, հաւատացնելը և Երուսաղեմի գտաելը, և կամ ընկերը և բարեկամը հաւատացելը։

Սոզոմոնի սրանը։ Տես Տաճար։

Սոզովլէն, Խուլու, կին Ձերեղեայ, մոյր Յակոբոս Երցու և Յովհաննու Աւետարանչի, մին այն Գալիլեայի սուրբ կանանց որ կ'երթին Քրիստոի հետ և կը սպասաւորէին անոր,

Մատթ. ի. 56։ Սոզովլէն խնդրեց Յիսուսն նստացանել իւր երկու որդին, զջակորոս և զՊովհաննէս, յաջմէ և յահէկէ իւր թագաւորութեան մէջ, Մատթ. ի. 20-23։ Սոզովլէնի կարծիքը Քրիստոսի թագաւորութեան բուն յահկութեան վրայ փոխուցան անտարական ի խաչկութեան ականատես էր Սոզովլէն «Հեռուէն», ինչպէս նաև ի յարութեան նորու զոր կանխաւ աւետած էր անոր հրեշտակը գերեզմանին քով, Մարկ. ժե. 40. ժջ. 1։ Ումանք, բաղդատելով Մատթ. ի. 56 համարը Յազէ. ժթ. 25 համարին չետ, կը հետացունեն թէ Սոզովլէն էր քոյր Մարիամու, մօր Յիսուսի։

Սոզոմէն էր նաև անուն գտտեր Հերսոդիադայ։

Սապատրաս, Քրիստոնեայ Բերէացի, Պօրոսի ուղեկիցներէն մին ՅԱՆ-ՆԱՍՈՒԱՆՆ ի Փարբն Ասիս, Գործ. ի. 4։ Կը կարծուի լինել ազգական Պօրոսի, Սոսրպատրոս կոչուած Հոռվմ. ժօ. 21 համարին մէջ։

Սով։ Սուրբ Գրոց մէջ շատ անդամ կը յիշուին սովեր Պազեստին և մօտակայ Երկիրներ, Մանդ. ժթ. 10. լ. 2. 1. Հառութ. Ա. 1. Դ. Թագ. Զ. 23. Գործ. ժԱ. 28։ Մեծադոյն էր Եօթնամեայ սոխ Եցիպտոսի ի փոխարքայութեան Յազնեփայ, Մանդ. իԱ. Ա. Ասովը նշանաւոր էր աւեղութեան, տարածութեան և սաստիւցեան կողմանէ, մանաւանդ որ Եգիպտոս է այն Երկիրներէն մին որ չեն այնափան նշանակ պյո ազետից իւր պտղարերութեան պատճառաւ. Սովէ երբեմն ընական պատճառէ կու դայ, զորօբինակ երբ նեղոս չողողեր

պյոն Երկիրը, կամ երբ անձրե չի տեղար Հրէաստան որոշեալ Ժամանակներ, կամ երբ թրժուցը, ջորեակը և ուրիշ միջատներ կ'ապահաննեն երկիրին արդինքը. Բայց բոյր ընական պատճառք են ընդ իշխանութեամբ Ալուուծոյ, և Ասաւած երբեմն կը գործածէ պյոն պատճառներն պատճելու համար ստահակ մարդիկ կարուութեամբ և նեղութեամբ, դ. Թագ. Ը. 1. 2. Եղեկ. Զ. 11. Մատթ. ի. 7. Չարագոյն սով հոգեւոր սովն է Ամոն. Ը. 11.

Սովա, թագաւոր Եղիպտասի, որ գոշնակից եղաւ Ովսէեի, արքայի Խարայի, և Խոստացաւ օգնել անոր, բայց չկրցաւ արգելել զՊազմանասար, Ասորեստանի թագաւորն, առանուլ Սամարիա և ջնջել Խորայելի թագաւորութիւնը, 721 ին նախ քան զիր. Դ Թագ. Ժ. 4. Տես Քարարաւան։ Սովան կը կարծուի թէ էր Սերուետու կամ Սարակոն Բ. արտաքին պատճութեան, Երկրորդ թագաւոր Եթովպական կամ քան և հինգերորդ հարուութեան, և նախորդ Թարակոյ։ Նոր ապացոյց մը ի լոյս բերուեցաւ վերջին խուզարկութիւններով ի նինուէ, և է հզօր հաստատութիւն Սովան Սուրբ Գրոց պատճութեան այնու մանաւանդ որ գտնուեցաւ յանկարծ և ուղղակի։ Սուրբ Գիրը կը ցուցնէ թէ Եղիպտոս և Ասորեստան, թէպէս հեռու իրարմէ, էին յաճախ կուուով իրարու չետ, ցորչափ տեեց Ասորեստանցւոց զորութիւնը, և թէ Սովա պատերազմեցաւ Սաղմանասարայ չետ։ Յետ պատերազմին կու գոյ խազազութեան դաշնինը, և թէպէս Սուրբ Գիրը կու ապա մակարերել թէ պյոսպիսի դաշնագրութեան մը եղաւ, Ասորեստանի աւերակները կը հաստատեն հիմա թէ արդարն եղաւ պյո դաշնագրութիւնը։ Սենեքերիմայ պալատան մացորդներուն մէջ մօտերս գտնուեցաւ փոքր սենեակ մը, որ կը թօւի լինել դիւն։ Կնքներուն մէջ գտնուեցաւ հօն նաև Սովոյի կնքը, որ քաջ ծանօթ է Եղիպտական հնութեանց հմուտներուն։ Կնքիր ապուած էր, ինչպէս սովորութիւն էր անատեն, կտոր մը կաւի վլայ,

որ ունէր նաև Ասորեստանցւոց արքունական կնիքը, և այսպէս կը ցուցունէր հաւանականապէս թէ այնպիի գաշխադրութիւն մը եղած էր երկու ազգաց մէջ և զահուած էր այն սենեկին մէջ, և նթէ այսպէս է, երբ երկու թագաւարք դրին իրենց կնիքը գրուածոյ մը վրայ որ այն թագաւորաց պէս ի փոշի դարձաւ, կը նիքը մատց, և Բարձրեան ըրաւ զայն կնիք հաստատութեան իւր սուրբ Խօսքին, որ է Նմարիս և մայստեան յափառուն:

Սավկիացիք, դաշնակիցք Ասորէստան յարշաւան նորս Յաւդայի վրայ, Բ Մնաց. Ճ. 3. Հաւանականապէս Եղիպատրու հարաւային արեւելան երկիրներէն:

Սավկենի, հոգիս ուր կը բնակէր Գալիլիա, ոչ հետի ի Սարասյ և յիսթաւուզոյ, Դատ. Ժ. 4: Զմեռը և գարնան հեղեղ մը այս հոգտէն անցնելով կը հսուէ Յուգայատանի հիւսիսային արեւմտեան կողմը, և Դանայ և Փալշտացւոց երկրին քովէն կ'երթար Միջերկրական ծով, Յերոնիմոս կը յիշէ Սովորեկ անուն

գիւղ մը հան մօտերը: Նոյն Երրայեցերէն բառը կը թարգմանուի, նշնդ. Խթ. 11. Խ. Ե. 2. Երեմ. Բ. 21, “ընտրեալ” և “ազնիւ”, և էր անուն որթոյ որպէս խաղողները մանր էին, բայց շատ քաղցր և գրեթէ առանց թնայ: Թերեւ այս որթին անուամբ կոչուած է հօգիտը:

Սասրենես, զբուծէն, կարիթացի ժողովդապես զոր ծեծեցին հեթանոսք երա Հրեայիք կը տանէին զՊօղոսառ Գաղղիսն, փոխանակ բգեշխի, Գործ. Ժ. 17: Կը թուրի թէ էր առաջնորդ Պօղոսոի գաւաճաններուն: Թէ Սոսթենէս յետոյ դարձաւ և է նոյն ընդ “Սոսթենէս եղրօր,” որ կը յիշուի Ա կարիթ. Ա. 1. չէ յայտ:

Սասփատրոս: Տես Սապատրոս:

Սուրա, գաւառա Ասորւոց որպէս թագաւոր պատերազմ ըրաւ Սաւազի և Դաւթի հետ, Ա Թագ. Ժ. 47. Բ Թագ. Ը. 3. Ժ. 6:

Կը թուրի թէ Սուրա էր մօտ ի Դամակոս, և թէ Նմաթ քաղաքը զոր Սոզոմոն նուանեց, Բ Մնաց. Ը. 3, այս գաւառին մէջ էր, բայց թէ Կը ձգուէր մինչեւ Եփրատ, Ա Թագ. Ը. 3:



Սուգ քննել: Հրեայիք, ի մահուան աղդականաց և բարեկամաց, մեծ սուգ և կոծ կ'ընէին: Լու լոյնին, կը զատուէին իրենց հանդերձները, կը բաղխէին զիուրծո, և հող կը ցանէին իրենց դյուսիր, Յես. Ե. 6, գետինը կը նստէին, կ'երթային բո-

կոսն, կը փետէին զհերս և զմօրուակամը կը կորէին, Եղր. Թ. 3. Ե. Ժ. 2, կը ցտէին իրենց լանդքը եղնդամբք կամ այլ ազգ, Ղետ. Ժթ. 28. ԽԱ. 5. Երեմ. Ժ. 6. ԽԲ. 37: Ադյ ժամանակն էր ընդհանրապէս եօթն օր, Ա Թագ. Ա. Ա. 11-13.

բոլոց կրնար աւելի կամ պահաս աւելի բայ պարագայից . ջառ . ժԲ . 10 . Մըզսիս և Ահարոնի սուզը յերկարեցաւ մինչև երեսուն օր , թագ . ի . 29 . Բ Օր . Լ Ղ . 8 . խօս Յակոբին՝ եօթանաւուն օր , Մնանք . Մ . 3 :

Սդյա ժամանակ մատուքը ազգականից մեռելով կը նաստին իրենց առւները և կը պահէին , թ թագ . ժԲ . 16 , կամ գետնի վրայ կը հաշէին . Անոնց կերպարը կը համարուէր , և նոյն խօս սպառըք համարուած էին անմօնուր ըստ օրինաց : “Անոնց զօնէրը սդաւորաց հացին պէս պիտի ըլլէն իրենց . զանքին ամէն ուստաղները պիտի պրդեսին , Ով . թ . 4 : Սդաւորը կը ծածկէին իրենց երեսը , և ցըրտափ կը աւել սուզը ուրիշ գործազ չէին զրազեր , ոչ օրինաց գիշը կը կարդային և ոչ իրենց սովորական ազգիք կը մատուցանէին . Գեին հագուիր , ոչ իրենց անկողինը կը շտկէին , ոչ գլուխ կը իրենց եղանակները կը կարէին , ոչ բաղնիք կ'երթային , ոչ ոզնյոյն կու տային մարդու . Աչ որ կը խօսէր անձնց , եթէ ոչ նախ անոնց խօսէին , Յար . Բ . 11-13 . Բարեկամը կ'երթային անձնել զանոնց և միխթարել , Յայէ . ԺԱ . 19 , և կերակուր կը առնէին , թ թագ . Գ . 35 . Երեմ . ԺԳ . 7 : Սդաւորը կ'ելլէին իրենց առներուն առներք կամ ի առամիտ ոզբառ իրենց թշրւառաթիւնը , “Անոր փաղցներուն մէջ քորք պիտի հագնին , անոր տանիքներուն վրայ և հրապարակներուն մէջ ամէնքը պիտի ոզբան ու լան , ” Ես . ԺԵ . 3 . Երեմ . ԽԲ . 38 : Սդյա հանդերձը Հբէից մէջ սորչեալ չէր ոչ օրինոք և ոչ սովորաթիւնէ : Սուրբ Գրոց մէջ կը գտնենք որ Հըբէոյք կը պատեհի իրենց հանգերձ . սովորութիւն մը որ ցարդ կը անէ , հրման մը միայն կը պատռն , սովորութիւնը պահեց . համար , թ թագ . ԺԳ . 19 . Բ Մնաց . Լ Ղ . 27 . Եղր . թ . 3 . Յար . Բ . 12 . Յոզել . թ . 13 : Յառաջ ժամանակաւ պայ առնէ կը հագնին քորք կամ խօսդ , պայտին հանդերձ խօսդ թիւացյա կամ ոչ , թ թագ . Գ . 31 . Գ թագ . ԽԱ . 27 . Եսթ .

թ . 4 . Այսպէտ . Լ Ե . 13 . Կթ . 11 . Վարձու կը բանէին լուսկաններ , նաև նուռագածութեր , երբ մեռնողն հարսւոտ և պատուաւոր էր , Երեմ . Լթ . 17 . Մատթէի թ . 23 համարին մէջ կը աեռնենք գուռանաց կամ որդաւհարաց բաղմութիւն մը երկուատանանայ աղջկան մը յուզարկաւորութեան : Ասոնք մէկունդ կ'երթային յուզարկաւորաց բաղմութեան հետ որ սովոր էին մեռելոյն ընկերանալ , երբեմ գագաղը տանելու կ'օգնէին , և էին արաւաւուկից պատարաց , Համզմ . ժԲ . 15 : Լայական հանույցք փառելու սովորութիւնը եկած է մինչև մեր ժամանակ : Շնովէդ կը պատմէ սա տեսարանը սրուն ականատեսելու հոգու . ի Նարլուս որ է հին Ափրէմ : Քաղքին կառավարիչը մեռած էր ոյն առաւուս որ Շնովէդ հաստ հան : “Այս ինչ սկսանք քաղցրին դուռը տեսնել , նշմորեցիք բազմութիւն մարդկուն որ կ'երդէին կայթմամբ : Եթէ , բայ մոցէտ , ուսդէ է , ամեննենք չի նասնակի ոզբ : Երբեմ կը թաւեր թէ մարդիկը զայրացած ի կուր կը կոչէ , պիտր : Երբ մօսեցանք դրան , անօիլը փախուեցաւ յանկարծ սոսկով ոզբերու և ճիշերու , որ շատ ախուր ազաւորութիւն ըրաւ յիս , մասնաւնգ որ արդէն չէր կարծեր թէ օտարատէր և հիւրամենուր քայլոք մը կը մանէինք : Այս բազմութիւնը բանի մը քայլ եկաւ մեղք հետ , բոլոց խօսյն աեռնենեցաւ որ անձն կայսարը քաղցրին դուռն էր , ուր դարձան շիրճայութ մենէ բան մը շնդունել : Երեկոյին խնացանց որ ոյն բաղմութիւնը մէկ մասն էր աւելի մեծ խմբի մը ‘հանճարեղ կնիքներու , ’ որ լեցուցած էին ըոլոր քայլոցին իրենց պաղակներով , ‘ոզբէ ծայն իրցնելով , ’ սա նոսառական որ , ըստ հին սովորութեան , բալոր ընտակաց ‘աշքերը արցունքներ իջեցնեն , և արտեսունունքը ջարեր վազցնեն , ’ Երեմ . թ . 17 , 18 . Այս ծառայութեան համար ոյն կանույք յաշորդ որը պիտի երթային կառավարութեան բավ վարձ կամ պարգև ընդունելու : ’

Հբէից սդյա նշաններէն կամ ձեռ-

բէն ոմանք տրտմաւթեան յարմար և ընդհանուր նշաններ են, ոմանք ևս մեր նաշակին բայրութիւն հակառակ և պյանդակի. Սեղ և ոչ մէկ ոսպորաւթիւնը պատաւէր էր Հրէական օրինաց, որ կը նայէր խափանել մահաւանգ, բայ թէ բաշտկել այս ոսպորաւթիւնները, Ղետ. Ժ. Ժ. Ժ. Ժ. Ժ. 27. ԽԱ. 4-11. Թօս. Զ. 7. Բ. Օր. Ժ. Դ. Ա. ՍԵՐ, արարողաւթիւնը ժամանակին ոսպորաւթիւններն էին. Տրտմաւթիւնը կը խնդրէ միիթ արակի արագոց կարգի ցցցերով. բայց Գրիսառնեւթիւնը կը մեղմէ և կը սփսիէ մըր արտոնութիւնը. կը ցուցնէ մեզ չօր մը ձեռքը որ բանած է գուազտն, և մահան միին ձորը լուսաւորաւուն երիտացին լուսով, Ա Կարնթ. Ժ. 53-55. Ա Թօս. Գ. 14-18. Յայտ. Է. 13-17. Ժ. Դ. 13.

ՍԱԼԵԼ. Պաշեատինու մէջ ընդհանուր ոսպորաւթիւն է որ տեարք իրենց սպառաւորները ուուլերով կը կանչեն իրենց քով. Օսպոսն կըսէ, “Երբ աէր մը իւր սպառաւորներն մըցն պէտք ունի, իւր սուլէ, և խօփոյն երկու կամ երկու սպառաւոր մանդպանցն կը վազնէն”, Խօսոյ այս ոսպորաւթիւնը կափարկէ, ինչպէս յայտնէ, “Տէրը պիտի ոսւլէ եղած ճանձներուն, և Խ. 18 Տես և Ե. 26.

ՍԱԼԱՆ, քաղաք եղիպատոփ հարապյան առհմանագլուխը, գեղ յԵթուպիս, ի մէջ թերէի և Նեղոսի ջրվէժներուն, և աւրդիս կը կաշութ Առուան. Բայ Գլիխոսի, այս քաղաքն էր թերակղղւյ մը պայ նեցոսի արեւելան ափան մօտ, շրջապատն էր մըն մի, և աւնէր Հառմայեցի պահանորդ. “Մագգողէն, աշարակիէն, ”մինչ Սաւէն, կը նշանակէ ընդ բոզոր երկպյութիւն նզիպաստ, ի հիւսիսյ մինչ հարա, Եղեկ. իթ. 10. Լ. 6. Հին քաղաքէն առկաւ նացորդ մայսն կոյ հիմ։ Սաւէնի մաս էին քարահացու եղիպատոփն կրանիդի որ կը կաշուէր Սաւէնեան վէմ, և որմէ շինուած են անթիւ կոթողք և հոկոյանե անդրիւ.

ՍԱԼԱՄ, քաղաք խալքարայ, Յես. Ժ. 18. Գլշտացիկ բանակեցան ի

Սաւէնամ, Յեղայելի մեծ գաշտին կամ տափարակին մէջ, Ա Թագ. ԽԱ. 4, և Սաւէլզ բանակեցան գեղը բաւա. Դաւթի սպառակին, Արքակի, Սաւէնամցի էր, Գ Թագ. Ա. 3. Սաւէնամցի էր, նաև կինն որց դորդին կենդանացաց Եզիս, Դ Թագ. Գ. 8-37 Եւսեբոս և Յերոնիմոս կը դնեն զՍաւէնամ հինգ մըն ի հարաւայ Թափորի, և զարդիս կը կործուի թէ և Սոլամ կործած աղքատ գիւղն, զարդիմուրի մը զրոյ. Յեղայելի անձուկ հափան հիւսիսային արեւանեան ծպյըրը.

ՍԱՎՈՏԱԿ բնդհանրապէս կը կարծուի նշանակիէ Պարուից ծացին մօտ և այլըլուր բուռնոց ծառի մը անօւշանա խէժը. Լ թափանցիկ և դանահամ, և վառուելով կը ըուրէ անցը հոսաւ իսոյց ուռատակին, ինչ նիւթ և է, կը յիշուի սփսից և ականց պառաւուականոց հետ, ուր ինձն այնպիսի նշանաւոր պարզէ մը չէ բնութեան մինչեւ յիշուէլ գոհարներու կարգը, և ոչ պինդիսի բերը մը որ մասնաւոր ուռատակաւթիւն առար Եւիլապայ, Մնանդ. Բ. 12. Ուստի իսուակիլ չէ Հրեայ մասնանքարց կարծիքն, պինդին թէ ուռատակաւ պարա և իմտնալ մորդուրիտ, որմէ մեծ բազմութիւն կը գանձաւի յափունս Պարուից ծպյըն և Հնդկաց, և որուն յիրաւի կը նմանցուի մանանցն, Թօս. Ժ. Ա. 7.

ՍԱԼՐ. 1. քաղաք Եղիպատոփի հիմաստին արեւելիսան սոհմանագլուխը, այ կարի հետի յայտման Ասեւէլ, Մնանդ. Ժ. 7. Ի. 4 Ի. Ի. 18. Ա Թագ. Ժ. 7. Ի. 5. Յանուան պայ քաղաքի կոշուեցաւ անապատն պայ քաղաքն և թանանու մէջտեղ, գեղ ի Միջերկրական ծով, Ել. Ժ. 22.

2. Իշխան Մագիստրոցի, զրոյ գուստը պահնեց Փենէիչէ, Թօս. Ի. 15-18, և որ նշանակէ քիչ եաբը պահնաւեցաւ իսրայելացւոց հետ պատերազմին մէջ, Յես. Ժ. 21.

ՍԱԼՐՐ. Արքուրիւն. Այս քաղաք երբեմ կը նշանակին արտաքին մաքրութիւն, երբեմ ներքին բան որբութիւն, Բան որբութիւնը կ'ողնուացնէ արտաքին գործերը, բայց մահաւանդ մատաց նպատակը և որբ-

այն փափաքներն ։ Արբութիւնը ներքին է, լոկ ուղղութիւն չե կամ բարուզ կազմ, կամ ուրիշ որեկցէ առարինութիւն, այլ բոլոր առաջինութեանց միտրան և կատարեալ խառնութեան, ինչպէս որ հասուածական բազմութիւն բարձր գոյներն ըստ օրինի խառնութելով կը կազմեն մաքսուր լոյսը ։ Առողջութեան ուուր է գեր ի վերդի և անհուն կատարեալ ութեամբ, իս Ա. 4. Զ. 3. Մետիոյն կը հոչուիք ։ Սուրբն, Սաղմ. ժ. 40. Ղ. ու կ. Դ 33. Գործ. Գ. 11. և Սուրբ բառն է յասուկ վերադիր որ կը արուի Երրորդութեան երրորդ անձին, Հոգ ոյն Արքոյ ։ Ասուած ազրիւր է արրաւթեան, անմեղութեան, և մի պահ որբարար ։ Մարդկային ազգը կորոյ անկամաբ ամէն որբութիւնն, բայց Ասուած կ'ընէ հօս տակաւ հազորդ որբութեան, իւր ժողովուրդը, որ յերկինս պիտի գտնուի կատարելապէս և յաւիտեան սրբացեալ, և իրրե առհաւատեայ այսօրիկ Ասուած արդէն իսկ կը նայի իւր ժողովութեան իրրե Գրիստոսով որբար և միքալույ ։ Սուրբ Գիորգ սուրբ վերադիր կու տուր, Երկրորդ նշաննիւթեամբ, ամենայնին որ կը վերաբերի Ասուածոյ, զօրօրինակ և կնիցից, Ասուածոյ տաճարին և անոր կահուց և կարտուսաց, քահանայից, մարդարեկից և տապելոց ։ Հրեայք կը հոչուեին սուրբ ժաղովուրդ, վասն զի զատուած կամ սեպհականուած էին Ասուածոյ, ինձնել կրօնական և նույիրական ժողովուրդ ։ Նաև Գրիտոսնեայք, իրրե մարմին կամ ծովոց, զօշուած են սուրբ, վասն զի նոյնպէս զատուած կամ սեպհականուած են Գրիտոսնի Բայց սովորական քրիստոնէական մտօք, ։ Սուրբ մարտուն նա է որ իւր մարտու մէջ կը փայլցնէ ներքին մաքրութիւն, բարեալ նորմութիւն, և առ Գրիշին եանդ սուրբ, որով զեղեալ է միրս նորս ։

Սուրբեր, բարեկուսած անձինք, միրեկը Ասուածոյ թէ երկիր գրայ և թէ յերկինս, թ. Օր. Լ. Գ. 2. Երրենն կը հոչուին այսպէս բարեկացած խորոշեցիք, ինչպէս ի Սաղմարին ժամանակ գործածուած ին ի գէմն Հոգւոյն Սրբոյ, որ եթէ անձ չէր, չեղոք գերահուններն հարկ եր գործածել, թէ Հոգին է սուրբառնաշնչ այ, հաւատար Հօր և Որդույ, անհէ յայտնի է, որ այլեայլ լոյ առաւածային գործոց մէջ Հոգին Սուրբ ընկեր է միւս երկուց անձանց, ինչպէս յարաբութեան, Մադդ. Ա. 2. Սաղմ. Լ. Գ. 6. Ճ. 30. Մերաւ-

զսօի ինչպէս ուուրը անունը զոր կու տայ Գրիտոսնեից, Հառպմ. Ա. 7. Բ. 27. Ժ. 13. Ժ. 25. 31. Ժ. 2. Այս կազմում արաւեցաւ Գրիտոսնեից Գրիտոսնեւթիւն առաջին դարերուն մէջ բայց եկեղեցին ուրիշ առաւելութիւն չէր արար նույն ցուտած անձանց, բայց միայն կ'ընդունէր զանանց ի հազարդ ութիւնն եկեղեցույ, մինչև որ պայկայլ մոլորութիւն եղան նախնական եկեղեցիէն, Անտառն ոկտու Հռոմայ եկեղեցին գարգառեանել թէ ունի կարսութիւն ուուր, եր շնելու, պայման հրապարակել թէ ոյս ինչ կամ ոյն ինչ մեռեայ անձն արքանի է պաշտուելու, և թէ հաւատացալը կրնան անոն պաշտուանութեան և արքինութեան դիմել ։ Վարդ ապեսութիւն արդաւ և արձանի միջին գարուց խաւարին ժամանակին, և է իսկ երգը ծնունդ այն ժամանակին ։

Սուրբ Հոգի, երրորդ անձն Սուրբ Երրորդութեան կ'ըսուի բգիւեայ ի Հօրէ, և զրկուած Հօր և Որդույ կողմէն առաքելոց վրայ, Յազճ. Ժ. 1. Ժ. 2. Ժ. 26. և լոյ կոչուի Հոգի Հօր, Մատու. ժ. 20. Ա Կորմթ. Դ. 11. և Հոգի Գրիտոսոյ, Գաղ. թ. 6. Ժի. Ա. 19.

Թէ Հոգին Սուրբ է արդարե այ և ոչ լոկ յատկութիւն կամ զօրութիւն Ասուածոյ յայտնի և Սուրբ Գրոց շատ համարներէն ուր կը նկարգրութիւն Սուրբ Հոգին իրրե գործոզ, խօրհող և կամեցոզ, ուուրտ որոշ ինացական անձ ։ Անձը միայն կրնայ համիլ, բանարարութիւն, արամիլ, իսուս, միքիթարել, բարեիսուել, բաշխել իւր պյկեայլ պարգևներին որու որ կ'ուզէ ։ Ուուրի և Յանարենի մէջ անձնական գերահուածոց առականները գործածուած են ի գէմն Հոգւոյն Սրբոյ, որ եթէ անձ չէր, չեղոք գերահուններն հարկ եր գործածել, թէ Հոգին է սուրբառնաշնչ այ, հաւատար Հօր և Որդույ, անհէ յայտնի է, որ այլեայլ լոյ առաւածային գործոց մէջ Հոգին Սուրբ ընկեր է միւս երկուց անձանց, ինչպէս յարաբութեան, Մադդ. Ա. 2.

թեան ձեւին մէջ հաւասար կը յիշուիք բնդ. Հօր և ընդ Որդւց, Մատթ. իլ. 49, նոյնպէս յառաքելական օրհնութեան, թ կորնթ. ԺԳ. 13, Կ'առնու Առուծոյ անուն, թ կորնթ. Գ. 17, և կը գործէ իրեք Առուծութ, Հոսպիտ. Ը. 14, Ա կորնթ. Բ. 10, Գ. 19, Երր. Թ. 14, իրեք Առուծությա աղօթք կը մասաւցուի Հոգւոյն Արքոյ, Յայոյ. Ա. 4, 5, Հոգւոյն գէմ մեղանչել Առուծոյ գէմ մեղանչել է, Գործ. Ե. 3, 4. Եփես. Դ. 30, և Հոգւոյն Արքոյ գէմ Տայյայութիւնն է աններելի, Մատթ. ԺԲ. 31.

Հոգւոյն Արքոյ գործն առաւածային է : Ի հնաւմ, ազգեց որբազոն մատաւագրաց և վարդապետաց, և առաւ անսոն որանչելագործութեան պարգեր : Ընդ Քրիստոնէական արքաւութեամբ Քրիստոսով Փրկութիւնը կը մասաւցանէ Հոգին մորդոց սիրաբեռուն, համազելով զանմք թէ մեղաւոր են, Յայ. ԺԶ. 8, 9, յունելով անսոց ինչ որ Քրիստոսին է, բառաւորելով և վերաբի ծննդանելով և կենցանացնելով զանմք, Յայ. Գ. 5. Եփ. Բ. 1, կը միթթարէ եկեղեցին, կ'օգնէ հաւատացեց յալդիս, կը վկայէ և կը բարեխօսէ անոնց համար, կ'ուզգէ զանմք իրենց պարտուց մէջ, և կը որբացնէ երկնից համար :

Սուրբնազակ, մասնաւոր պատգամատար յարեւլը, որ կը դրկուի երր կարեօր հարկ է, և կ'երթոյ ճեղով և առաջաւ, շատ անդամնակ կարաւանէ հարաւան որդչ ձերով կամ ուղարերով որ կը կենած միշտ պարապատ, Եսթ. Ը. 10, 14, Յոր կ'ըսէ . “իմ օրերս ուրիշանգակէն արտ են”, Նաև հետակ ուր հանգափնիր կը գործածուէին, թ Թագ. ԺԲ. 22-27, Վարժ ընթացողք երկայն նամբորդութեանց մէջ կը յոգնեցնեն ձին և կ'անցնին զայ :

Սուփի, երէտ, յոգնափնի Խօփիմ, Եփրամացի մը, նախնի Ասմաների : Եր նաև անուն գաւառին ուր կը բնակի Ասմաների, Սուփի Եփրամի լւրանց մէջ, Ա Թագ. Ա. 1. Թ. 5. Ա Մնաց. Զ. 35. Տես Շատան 2 :

Սուփար, Թնդուկ, Յորոյ, բարեկամներէն մին, ի ժնէ նաամացի,

այսինքն ի նաամաց, աեղի անծանօթ, Սուփար երկիցս միայն կը խօսի, այսինքն մի անդամ մորդ պակառ քան միւս երկու ընկերներն, որոց համամիտ է ընդհանրապէս Սուփար, բայց կը թուփի աւելի իրաս մեղադիր Յորոյ, Յոր. Բ. 11. ԺԲ. 20 :

Սուփեր, “արևելեան լեռ,” առհմանագլուխ Յոկանեանց ցեղից, Ծննդ. Ժ. 30. Թերեւու նոյն է Սապոդէր լեռան հետ, ի հարաւոյ արևմայի Արարելի :

Սուփանիա, 1. Կահամթեան, Ղ Կիւէն եօթներորդ ազգ, Ա Մնաց. Զ. 36 :

2. Գահանայ, Նուիրական կարգին մէջ բարձր, Սեղեկիս թագաւորին խռովայոյզ ժամանակ : Սուփանիա ասեկ կը խօսէր Երեմիայի հետ զատգամանուրներու միջոցաւ : Եր մին ի գերելոց զորս օպանեն, առաւ Բարելոնի թագաւորն ի Ռեզզա, Դ Թագ. իլ. 18-21. Երեմ. իլլ. 1. Խթ. 25, 29. Լ. 3. Մթ. 24-27 :

3. Իններորդն փաքը մարգարէից կարգէն, Նամանն փեղէն : Սուփանիա մարգարէացաւ. Յօվիսյոյի թագաւոր թթեան սկիզբը, միշտեւ այս բարեպաշտ թագաւորն նարոգութիւններն սկսած չէր, թ Մնաց. Լ. Դ. 3. Սոփ. Ա. 4, 5: Այսպէս կ'որոշաբ Սուփանիոյի ժամանակն որ է 630 նախ քան զիբ. : Իսկ նմնուէի կործանումը զար կը մարգարէանոց Սուփանիա, Բ. 13, Եղաւ. 625 թն նախ քան զիբ. : Սուփանիոյի մարգարէութիւնը երկու կերպ զատգամ է, երկը դլույ, և ուղղուած է ընդդէմ Յուգայի կատապաշտներուն և շրջակայ կատապաշտ ազգաց գէմ, նաև ընդդէմ չար իշխանաց և քահանացից և սուս մարգարէից : Սուփանիա կը գոցէ իւր մարգարէութիւնն աւետարանին պարգևաց կը վայ զուարթ խօսութիւնն անծանօթ է :

Սուք 4. Գ Թագ. Դ. 10, քաղցր ի գոշտին Յուգայ, մաս յլ զեկիա. անուանի է Պավթի և Ասւազոց

կուսով ընդգետ Փղշտացւոց, Ա. Թագ. Ժի. 1, որոց դեմ Խորոված ամբացուց քաղզոքը, բայց յետոյ առին զայն Փղշտացիք, Բ Մնաց. ԺԱ. 7. Խթ. 18.

2. Քաղզոք Յուգոյի լեռները, և հարաւոյ արևմոլից թերրոնի, Յես. Ժի. 18. Տապինուն այս երկու քաղզոքց ևս աեղերուն հետքը գտաւ, Աւովելքէն համ Հաւաքէն անուամբ:

Սպահիս կը պարունակէր հին առնեն այժմու Սպահին և Փարգուհայի թագաւորութիւններն, այսինքն Սպահիս ամբողջ թերկիզնին: Գոզոսի ժամանակ Սպահիս եր հարաւոյ Հռովիպիցւոց, և Հրեւոյք առէզ կ'երթային հան: Սպահիս կարծեցեալ անուան համար առն ձագար բառը: Գոզոս, Հռովմ. Ժի. 24, 28, կը յայտնէ իւր դիտաւորութիւնն Սպահիս աեղերու, առասի շատերը կը կարծն թէ զնաց հան իւր ուսաղին և երկրորդ բանապարհութեան մէջտեղ ի Հռովմ յամբ Տն. 64-ին:

Սպահութիւն, դիտմոմբ և շարկամութեամբ բառանալ մարդու կեանք: Եր մահուամբ պատճւելու միիր նոյն իսկ Աստուծոյ որոշմամբ: Ասածին մարդասպանը կայէն ճանչցաւ զինք մահապարտ, Մննդ. Դա. 11 Սպահութեան յանցանաց մահու որժանի համարաւելուն պատճան այս է, որ մարդու, իրրե զաւակ Ասուությոց, բարձր արժանաւորութիւն առնի և նուքրափան և անոր կեանքը, Մննդ. Թ. 5, 6: Հարաթուն և ամուսնութեան պէս, մարդասպանին մահապարտութիւննախին և բնդհանուր օրէնք և մարդկային աղջին, և ամէն ազգ պատասխան է անոր կամանք, Մննդ. Ի. 17. կ: Ասպիսափան օրէնքը երկին հաստատեց զայն, Ղեա. Խթ. 17, և մինչ ակամայ սպանութեան համար ապաստանի աեղ կը հսկայ, կը ծանուցանէ թէ կամանոր սպանումը պատճեի և մահուամբ, որմէ ոչ ապաստանի քաղզոքը և ոչ Աստուծոյ սպանող կրծար ազատել սպանողը, Ել. Խթ. 12-14 Բռու. Լե. 9-34. Բ Որ. Ժի. 1-13. Գ Թագ. Բ 5, 6, 28-34. Մարդասպանը կը սպանուէր լիդ.

Հանրապէս քարկոնմամբ, վիպութեամբ գոնե երկու զիստից, Բռու. Լե. 30. Եթէ մարդու դիակ մը գանուէր բաց աեզ և սպանուող չյայսանուէր, դիական աեղուոյն մատոկոյ քաղզոքը պարտական էր իրք զզեալ արքուիլ ըստ արտազութեան Մովիսիական օրինաց, ապա թէ ոչ պարտաւոր էր Աստուծոյ գատաստանին, Բ Որ. ԽԱ. 1-9. Խուրը Գրոց շատ աեղերէն յայտնի է թէ Աստուծու մասնաւորաբէն կը դարձի այս ոճէն, և կը պատմէ իրկ արքւուհին, Բ Որ. Լթ. 43. Բ Թագ. ԽԱ. 1. Սալմ. Թ. 12. Մթ. 23. Ավ. Ա. 4. Յայտ. Խթ. 15. Փրկիչը կը սրվեցնէ մեզ թէ մարդ կրծոյ յաշո Աստուծոյ որոխի յանցաւոր համարուի իրք սպանող, թէ երգեամբ արին թափառ չէ, Մատթ. Ե. 21, 22. Ա Յովհ. Գ. 15. Անձնապատաժեան համար օրինաց մէջ բան մը բուռած չէ, և իրք անձնապատաժեան յեւուած են միայն ի Սուրբ Գիրս Սաւուղի, Աքետոփելց և Յուդայի գեղոք, Ա Թագ. ԼԱ. 4. Բ Թագ. Ժի. 23. Գործ. Ա. 18. Բան զամնապէն սպանութիւն անհամեանա ահաւոր և հոգւյ սպանութիւնը, Յովհ. Ը. 44, և շատեր կ'ընկըմն ոչ միայն զիրենք պակ զայլ զերորդ բանաւան մէջ:

Սպանի կառույլ եր հին ատենք, կոխուած ստակ, իրրե զբամ, չկար ի սկզբան: Հնագոյն վաճառականութիւնն եր տարեկառիկ փափառութիւն, պայմինի տալ գաճառ փախանակ վաճառի: Մարդ ինչ որ ունէր տաւըդդ կու տար ուրիշի մը, որ, իրրե փոխարքէն, կու տար անօր իւր տաւըդէն: Յետ ժամանակաց գործածաւիլ աւելարց մէջ ապնուադցն մետաղը սրց արժէքը ծանօթաց առջ արժէքը ծանօթաց կու տակին անփոփիք է, բայց սպանութիւնը կ'ըլլար կը ուզ վայս, և մետաղն ըստ պինմ կը տուելով կը հատուցուէր, Մննդ. Խթ. 16. Խթ. 21. Ել. Լ. 24. Յետոյ հասավարաւթիւնն սկսաւ պլեայլ շափ, դրում և իրանուրդ տալ տակարց մէջ գործածաւած մետաղին, անօր արժէքը սրչելու, և զնող ու վաճառզերն ազատելու համար մետաղը

կյանելու և գինը սրոցելու աշխատութենքնէն։ Առաջին անգամ դրամ կունել կը կարծուի թէ սկսու Հրեհց մէջ Շատանի Մաքարոյց ծայւա ժամանակ, ոչ աւելի քան մէկ ու կետար, յառաջ քան զբիստու։ Դրանն էր սիկղ, և կէս սիկղ, և երրորդ և քառորդ սիկղ։ Հրեհց դրամներուն զբոշն էր սու Նշնեւոյ և մանանպայ ամանով։ Տարգու պատկեր թզյլ տուեալ չէր։ Տես Մատաթ։ իթ. 16-22։ Նոր կտակարանին ժամանակ շատ ցյուն և Հառվիմական դրամներ կտին ի շրջարերութեան Հրեաստանի մէջ։ Տես աղջւակներն այս գիրքին գերշը, նուե կաւա, Դամեկան և Սիկղ բաւերը։

Ա պէտք է կ'ըսէ։ “Դրամ կշաել ընդհանուր սպազութիւն է Առորոց երկրը, իդիստոս և բոլոր թուրքիս։ Մաշած դրամ հնու չի մերժուիք. վաճառականը կը հանէ իւր կշառորդը և կը կշառ յշառն ինչպէս Արքահաման օրերը, երր պյու հահապէտը դնեց իրեն գերեզմանաւեզի։ Երր մէծ գումար պիտի հատացաւի, կը զրկուի սեղոտնաւորի պաշտօնեայ մը որ կը համբէ փողերը (էուու), կեզծեաները կը զատէ, և կը կշառ քրանիկն առանձին առանձին կամ միանդամոյն։” Այս կը լուսաւորէ ոս խօսքը, “վաճառականներուն մէջ անցած գնուն, Մննդ. իդ. Բնչպէս նաև սո խօսքերը, “աեսուկ տեսակ կշիռներ, պյափնչն, մեծ կշիռն ընդունած ստակը, և փոքր՝ արուածը կշաելու, և “իարդախ։” կամ “անքրաւութեան կշիռ, թ. Օք. իթ. 13. Ամսգ. թ. 5. Միք. զ. 11. Մեր Փրկիչը կ'ակնարկէ թէ կային “սեղանաւորներ, ” որ կերեկի թէ ստակ կ'ընդունէին յաւանդ, և կը դորուծէին այնպէս, որ ստակին տէրը կրնար, յետոյ պահանջիւ հանգերձ առկունքը, Մատաթ իթ. 27։ Լոպին նաև հատավլաններ կամ լումայափոխներ որ տաճարին գտարօի գտիթ կը կինային, հաւանականապէս ստար դրամներ Հրեհց դրամներուն փոխելու, և կամ ի գիրարթիւն անոնց որ կ'ուղղէին առքիկան կէս սիկղ հարկը առաջ, նլ. լ. 15, կամ ընծայ և զահ մատուցանել։ Քրիստոս

արտաքսեց զանանք տաճարէն, ոչ միոյն վասն զի աշխարհային գործ կը կատարէին առաւածային պաշտաման սիրերեալ տեղ մը, այն վասն զի իարգախութեամբ կը կատարէին, Մարկ ԺԱ. 15-17.

Առ Տիմոթէոս Աթղթայն Զ. 10 համարին մէջ Պօղոս կը կոչէ “արծաթսիրութիւնն” արմատ ամենպայ շարեաց, ոչ թէ ստակը դատապարակով, այլ ստակի անյագ ցանկութիւնն, իւրեւ արդիւնք անձնանութեան։ Արծաթսիրութեան ագահութեան ափար, որմէ պյափի ունիրը յառաջ կու դան, կինոյ սիրել ինչպէս մեծաան, նոյնպէս աղքատին սրտին, քանզի սրչափ մեծատունը, նոյնչափ աղքատը կրնոյ առաջ իւր սիրոն “արծաթսիրութեան։”

Ստալին, նուիրական խօսնկը կազմող չորս նիւթոց մին, նլ. լ. 34, 35։ Ստաշին է սովորակէ, հոյներն չեմ իշխառապէտ կը կարծուի թէ ստացի թարգմանուած նիւթին էր մաքուր տեսակ զմուոյ, և թէ երբայցերէն բառը կը նշանակէ բռն ի-թէլ, և կ'ակնարկէ իւթին կոյլակիւ ծորեց ծառէն ինչնին առանց նեղքուածոյ։ Վիհիսո խօսնելով այն ծառոց վրոյ յարոց կ'ելէ զմուռո, կ'ըսէ։ “Յառաջ քան նեղքաւիւն ինքնին կը ծորեցն առաջի կուռած հիւթը, որ քան սրեկցէ տեսակ զմուռո գերազանց է։”

Ստաքին, հույ, աշակերտ Պօղոսի, որ պատուով կը յիշէ զա, Հոռոմ. թջ. 9։ Անուննէն կ'երեկի թէ Ցյուն էր Ստաքէ, թէպէտ կը ընտեկը Հոռոմ։

Ստեղծումն է գործ Աստուծոյ միացյալ։ Հայր, Որդի և Հոդին միանգամայն կը կայունն արտրէն կամ առկածող, նո. ի. 28. կող. լ. 16. Մննդ. թ. 2։ Սաեղծումն այնպիսի գործ է որց գաղտնիքն անհաս է սահմանաւոր մտաց . բայց և այնպէս, որ գիշեակ կը յայտնէ մեզ Աստուծոյ անտեսանելի իրերը, Հոռոմ. լ. 20, կրնակը և պարտինք սորմիւ բնշ որ կը յայտնէ մեզ Աստուծոյ իւր արտրագործ զօրութեան վրայ թէ յայտնաւորեամբ և թէ իւր գործե-

բազ : Այս երկուքը, յայտնութիւն և արարածք, մինչեղին Առաւելոց ձեւքէն են, և հարկան համաձայն են իրարու : Սուրբ Գիրք կը սկսի արարածութեան պատմութեամբ որ յանձնաւս մեծագուշ և վեմ է : Այս պատմութեան մէջ յիշուած մեց օրերը կ'անուանի ընդհանրութեան որեր ինչպէս մեր պյժմն աւուրք . բայց արգի երկրարանական խոզարիսութիւնը առիթ առ. ին առ մենաթեան, թէ որ, բառն հան կը նշանակէ աւելի երկայն ժամանակ Մէր երկրագունադին կեզեք կոզմոզ այլեայլ տեսուկ քարեր խաւ խաւ են իրարմէ որոշ, որոց իւրաքանչիւրին հաւանականապէս երկայն տեսազնութիւն կ'ընծայուի : Ա. երջին խաւս մէջ միայն գանուած են մարգու սկիբութիւն : Հնագոյն խաւք կը պարունակին միայն քարացեալ նշաբանին անառնու և անկող որոց շատ տեսականքն արգէն մարած և ջնջուած կը կարծուին : Այս խաւերն երկրին պյժմն երեսին առակ շատ խորը կը գրանուին, բայց և պյժմն պյժմափսի նիւթերէ կազմուած են, որ կ'երեւի թէ իւրացանչիւր խաւ ժամանակաւ ծովի յատակ էր թաց և կախուզ, և կարծրանալզ քարացաւ : Երկրին պյժմն երեսին վկայ ևս կան իրարու վրայ դիզուած աւելուք . բայց առոնք կ'երջի թէ նոյն կերպով երկայն ժամանակի մէջ կազմուած են : Դաեւ երկրին կեզենին բոլոր խաւերը ճեզքուած են, և այս ճեզքուածներուն մէջէն եկած են մինչեւ երկրիս երեսն արիշ տեսակ քարեր որոց կազմութիւնն աւելի ին : և կ'երեւի թէ այս քարերը ժամանակաւ հալած էին :

Երկրայանութեան ոյս տեղեկաթիւնները Սուրբ Գրոց պատմութեան հետ միարանելու շատ եղանակներ կան : Նախ, թէ լոնդոնց Ա. դիլոյն վեց օրերը կը նշանակին վեց երկար միջոց ժամանակի, պյժմն տարիիներու ըրջանները որոց մէջ երկրիս երեսը հետացյեան կազմուեցաւ և փոխուեցաւ : Առաւելուց գով մէկ որը հազար տարուան պէս է, „ Սաղմ . Ղ. 2. 4. Բ Պետր. Գ. 5-10. Յայս. ի . Երկրորդ, թէ երկրիս երկրարանա-

կան կազմութեան մէջ տեսնուած . ժամանակի երկար միջոցներ անցան, մինչդեռ Սուրբ Գրոց մէջ պատմուածներուն ժամանակը զեւ սկսած չէր, կամ, լու ևս, Ծննդոց Ա. գլխոյն առաջն և երկրորդ համար ներուն մէջ յիշուած ժամանակին մէջաեզ : Ըստ ոյս մեկութեան, յիշեալ դիլոյն երկրորդ համարը կը նկարուգրէ այն վիճակը զոր սկզեր երկրիս ի վախճանի վերջն երկրարանական յեզարիսութիւնն, այսինքն երր Առաւել սկսաւ երկրիս երեսը մարդուս ընտակութեան համար յարդարել և պատրաստել, և այս յարդարումը կը նկարագրեն նշյն զլիսյն միւս համարները : Երրորդ, թէ Առաւել երկայն դարերու գործը փութով կատարելով վեց օրուան մէջ, ստեղծեց աշխարհու կատարեալ և հասուն վիճակի մէջ, ինչպէս ստեղծեցի վլլեալ, և երկրիս քարերուն և քարացեաներուն մէջ գահեց շնչաւորց և բուսոց հափնական ճեները յարոց ընակուն ընթացքով յառաջ պիսի գային պյժմն շնչուորը և աւանկը :

“Ստեղծուած, „ և, “ամէն ստեղծուածներ, խօսքերը, չառզմ” : Ը. 19-22, կը թուին նշանակել անքան և ստուին արարածները, որ պիտի արձակուին անէնքէն, և պիտի մառնակցին Առաւելոց որդւոց փառաւոք ազատութեան, Ես. ԺԱ. 6. Լ. 1. Բ. Պետր. Գ. 7-13 Հաւատացելոց մարմիններն, որ հիմա սևայնութեան նշանակ են, ստուգիւ պիտի համարին ի յարութեան լի և լի ազատութեան, “մարմինին ազատութեանը” : Հառովդ : Ը. 23

Ստեփաննեկու, Պուչ, Քրիստոնեայ կորնթացի, զրոյց ընտանիքը, որ առաջին էր Աւետարանի ընդունողներուն մէջ յԱքայիս, Արտեղ Պօղոս հաւանականապէս յամի Տն . 52, Ակորնթ. Ա. 16. Աւեփաննէս գանուեցաւ յեայ եկեղեցւոյ սպառաւորութեան մէջ, և եկաւ Եկեղեցու առաւելութեան մէջ, Պատմ. Ժ. 15, 17 :

Ստեփաննեկու, Պուչ, մին եօթն արդիւագներէն զոր ընտրեց նախ Եկեղեցին Երուսաղէմի և Ստեփաննոս երեկոյ եղաւ իւր ընկերներուն մէջ

իրեն՝ Հաւանագով և Հոգուզը Արքայի ցըսն մարդ մը՝ Անոնքն կը տեսնակ թէ Ստեփաննան էր Հրեայ Հելլենացեալ, (տես Բջիկ), և անոր ընտրուերան մէկ պատճառն ալ անոր հմառաթիւնն էր Յանաց յիշուին, կարծեաց և սպառութիւններուն, Գործ. Զ. 1-6: Ստեփաննասի հզօր ազգեցութիւնը և առանց պատասխանոյ փաստերն անհայտ թշնամնթիւն յարուցին անոր գէմ, և Ստեփաննան բերուեցաւ Հրեկի ժաղովին առջե դատասաննի, ամբաստանուելով թէ էր Հայնոյի և Հերձուածոց: Ստեփաննասի տանեաբանութիւնն ի պաշտպանութիւն իւր, ատենաբանութիւն՝ որոյ հաւանականապէս մէկ մասը միայն բերուած է, կը ցուցնէ պատմական ոճով թէ քրիստոնէութիւնը Մովսիսական կրօնին ճշմարիտ կատարումը, անոր օրինակներուն կամ ծէսերուն և մարգարեւթեանց լրումն էր, և թէ Քրիստոնէութեան հակառակորդը ոչ ոչ ինչ էրն երէ ոչ ճշմարիտ կրօնից միշտ հակառակ կեցազ մարդոց որդիք: Կատաղի աւնկընդիրը ինդրեցին Ստեփաննասի մահը, և Հրեկի տմբուիը եղաւ գտառաւոր վճառաւու: Տես Յովհ. Ժ. 30: Գրիտուավայիլ անշիշչառաթիւններից ապանոներուն, և միշտ անսկը կը քարիստէին, Ստեփաննոս աննեցը, յառակնով աշուշներն ի Փրկիչն՝ որ Ասուուծյա աջ կողմէ կայներ էր, որուիս թէ ելած էր իւր աթուէն պաշտպանել և ընդունել իւր եկեղեցւոյն առաջին մարտիրոսը, Գործ է Ստեփաննասի մահուան տրդիւնը, կը հաստատէ Տերուողիսասի խօսքը թէ Մարտիրոսաց արինքը եկեղեցւոյ սերմն է: Գործ. Ց. 1, 4 Ժ. 19-21: Օգոստինս կ'ըսէ թէ Պօղոսի գործին համար եկեղեցին պարտական էր Ստեփաննասի աղօթքին: Նշյն իսկ Պօղոս որ Ամերիկայի էր, Գործ. Զ. 9. Ի. 3, անտարկայս զդացած էր Ստեփաննասի փառաերան զօրուպիւնն այն վիճաբանութեանց մէջ որ կ'ըւլպին անոր քարիստմանէն գիշ առաջ, և շատ ժամանակ ետքը կը յիշէ թէ առաջիկոյ էր անոր մարտիրոսական մահ-

ուան, Գործ. Ի. 19, 20, պահնակ, քրիստոնէական հաւատոյ և միրոյ յազմանակին որ սորվեցաց պահնակ մարտիրոսաց և քրիստոնէից թէ ինչպէս մեանելու է: Բոյց և պահնակ ինչ որ լսեց Պօղոս և տեսաւ չըսպատեց անոր գործին, մինչև տեսաւ զնոյն ինչն գրէիից, Գործ. Թ. Ըստ արդի աւանդութեան, Ստեփաննասի պահնման աեզն էր իշրառագետի արինելեան կոզմը, մօս ի գուռան որ յետոյ կոչուեցաւ յանուան Ստեփաննասի: Հնագցյան աւանդութիւնը կը գնէ պյն աեզն աւելի գեղ ի հիւսիս:

Ստոյիկեան, ազանդ հեթանոս գիլիուսիուց որ կ'ընդունէին ճակառագիր, և պյասէտ կոչուեցան Յանարէն բառէ որաէ մը որ կը նշանակէ պրահ, վասն զի պյատանդշն հիմնադրիը Զենոն, աւելի քան երեք դար, յառաջ քան զիրիստոս, կը պարզապետէր Աթէնիք քաղաքը ուստի մը մէջ: Ըստ վարդապետութեան Ստոյիկեանց մարգուս գերադշյն երշանկութիւնն է ապրել ընութեան և բանին համաձայն, լինել պյասէտ աշյողդողդ, համբերող, անկարեկիր, խստամբէր և անզոյ ինչպէտ էին Փարիսիուց, որց շատ նման էին Ստոյիկեանք: Այս ազանդը մեծ պատի աւներ Աթէնիք երր Պօղոս և կա պյն քաղաքը, Գործ. Ժ. 18:

Արրաջնութիւն, մասնաւոր կերպով Ասուուծյա նուիրեալ բան մը պյանել կամ չարաշար գործածել, զորօրինակ, կոզոսուլ Ասուուծյա ուունը, կամ ընել զնոյն ասւն աւտագաց, Մատթ. Ի. Ա. 12, 13 Հասկմ. Բ. 2:

Արրարան, աեզի ուուրը, նուիրեալ Ասուուծյա կը թուի թէ պյասէտ կը կոչուէր մերթ ամրաց տաճարը, Ասպմ. Հ. 47, մերթ՝ “Արրաւթիւնն ուր էին սեղանն ինկաց, ոշատանին սոկի և առաջաւորութեան հացը, թ Անաց. Ի. 48, և մերթ՝ “Արրաւթեանց արրաւթիւնն” պյասէտն ծածկուցին և ներքուսդզին մասն առանցին, ուր էր ուխանին առապանակիր, և որ ոչ ոք կրնաց մանել բայց միայն քահանապետան, և ոյն տարին մի անգամ քառութեան մեծ

օրը՝ նոյն անունը կը տրամեր նաև անապատին մէջ կանգնուած խորանին որբադղյան մասին, Ղետ. Դ. 6. Տես Տապանակ և Տամար: Տաճարը կամ երկրաւոր որբառանը նշանակ է երինից, Սատար. Ճ՛Յ 19. Երբ թ 24. Նոյն նոկ Աստուած կը կոչուի որբառան, Ես. Ը. 14. Եղեկ. Ժ.Ա. 16. և կ'ափառիկ փախօտականաց ոսվութիւնը տաճարն ապահնիլու իրենք ու տեղի տպաստանի, վասն զի Աստուած է միզյն տպահազ և ուուրը ապաւէն մեջաւորաց որ աստուածային արգարարթեան ուուրէն կը հաշուծուին:

Արքել, ուուրը ընել, նաև նուիրել Աստուածոյ, Ծննդ. Բ 3. Ել. ԺԹ 23. Հին կապարանին մէջ որեւէլ յաճախ կը նշանակէ ծիսին կամ արարազութեանը նուիրել անձ կամ իր մը Աստուածոյ: Այսպէս Աստուած ուուրը ըրտծ էր զշրեսյու երբե ժողովուրդ ու խորի, Խանգերձ արարազութիւններով և բաւշտիան դժիւք, Ել. ԼԱ. 13. և Հըեւց ու իւստ տապահակը, անզանը, քահանացք, պյազին հանգերձ, Եին հանգիսի նուիրեալ ի ծոռապաւթիւն Աստուածոյ, Ղետ. Ը. 10-12. Այսպէս կ'ըսուի որբել զանձին, երբ մարդիկ մասնաւոր պատրաստութիւն կ'ընեն Աստուածոյ ներկայութեան և պաշտաման, Ել. ԺԹ. 10, 11. Թու. ԺԹ. 18. Շարաթը ուուրը էր, երբ կը պահուէր, պյանինքն պահէու կը վարուէրի պյան օրը, որպէս թէ էր Աստուածոյ նուիրեալ յատակ օր, Բ Օր. Ե. 12: Բոլոր պյազիսի որբաց մունք կկայութիւն էին որբութեան Աստուածոյ, և կը ցաւցնէին մարգաւո կարօտութիւնն բարդյական որբութեան, կամ Աստուածոյ մարգուր սիրոյն և եռանգուն ծառայութեան հուռ և հնազանդ հոգւոյ:

Ըստ Քրիստոնեական փարապետութեան, որբել է ճշմարտապէտ և կատարեալ ուուրը ընել ինչ օր առաջ էր զիզդ և վարակեալ մեջք: Աստուածոյ շնորհքը կը կատարէ պյա գործը առակա Քրիստոսի սիրով որդարացեալ հոգւոյն մէջ: Հոգին Սուրբ կարող է տակաւ մաքրել հաւատացեան անոր բնութեան ապահնաւութեան, և անապահնաւութեան անունը կ'առաջանաւ է անապահնաւութեան անունու մէջ:

Թենէն, և "իր փառքին առջեր անարաս կայնեցնել ցնծութիւնով": Հոգին Սուրբ պյա գործը կը կատարէ Աստուածոյ անութեան և խորին միջոցու, Ցուց. Ժ. 26. Ժ. 17. Բ Թեա. Բ. 20. Ա. Պետր. Ա. 2: Մեծապէտ կարեար է ամէն Քրիստոնէի շահաւագիկ Աստուածոյ Հոգւոյն, պյա գործակցել անոր, նաև մանաւանդ ջանալ լինել ուուրը ինչպէս ուուրը է Աստուած գլխավին: Խրաքանչիւր հաւատացելոյ վերջին որբութիւնը Քրիստոսով է ուխա շնորհաց որ գնուած է խաչին վրոյ Ա. Ժ. որ կը գրի զմել մեզոց պահանձնէն, կը Գրիկ նաև մեզոց զօրսութենէն, և ոյն որ կը խոստանայ երինք անանել հաւատացեալը, կը խոստանայ նաև պատրաստել զնու երինից համար: Արքինք: Տես Երաժշտուրիւմ 15.:

Սօսի, Ծննդ. Լ. 37 Սօսայն բռն նըն է բարձր և վայելուչ, կեզել կակուզ, սոսերը, լոյնատարած տերևախիտ, իսկ տերեները կանաչ փոլլուն Ասորեստանի գաշտերուն մէջ աւելի ուռատ և ադիր է սօսին քան պյալուր, Եղեկ. ԼԱ. 8:

Վ

Վ անան, առպար որով գորականք կը պաշտամէին զիրենք թշնամնոյն նախերուն գէմ: Աստուած կը կոչուի շատ անգամ իւր ժողովրդեան վահանը, Ծննդ. Ժ. 1. Սոզմ ի Էշ. 2. Պ. 11, ինչպէս նաև իշխանը և մէծ մարդիկ, Բ Թագ. Ա. 21 Տես Զենք:

Վ անառական, Ծննդ. ԻԳ. 16: Ալյակոյլ երկիրներու բերը կը Գոխանակէին ընդհանրապէտ պյակայլ տեսակ վաճառականք որ կարաւաններով, Ե. ԻԱ. 13, կ'երթպյին որոշեալ ժամնակներ և որոշեալ ճամբաններով անզէ անզ, Ծննդ. Լ. Ե. 25, 28. Այս վաճառականք յայն զութիւն կը գտնէին ճանապարհորդելով, մինչ մեր վաճառականները կը մասն իրենց սովորական տեղերը: Ցակորսու առաքեալ կը իսրատէ վաճառականներն, որ, երբ տեղ մը երթալ կ'առաջապրեն, յիշն կենաց անառազութիւնը, և գիտնան թէ կարու են Աստուածոյ օգնու-

թեան, Յակ. Դ. 13. Մավեղերեայ ազգերէն ունաճը, ինչպէս Եգիպտա-
ցիք, և մահաւանդ Փիւնիկեցիք,
ընդարձակ վանառականաթիւն կ'ը-
նէին ծափով, Ես. ԽԳ. 2, Եղեկ. ԻԵ.
28.

Վայ: Արբազան մատենագիրը շատ
անդամ՝ կը գ'րծածեն այս բառը
կանիւաւ և ընդ ազօտ ցուցնելու հա-
մար Ասուծեց բարկութիւնը մեղա-
ւարաց վրայ: Ուստի կը կարդանիք,
“Վայ անոր՝ որ իր տառը զրկան-
քով, և վերանառնենք անիրաւու-
թեամբ կը շինէ” “Վայ անոց՝ որ
ազգաւայր են Ասուծեմէ”, և այս-
պէս շատ տեղեր, մահաւանդ Հին
կատարանին մէջ, Ամք. Բ. 6, 9,
12, 15, 19. Ստի. Բ. 1.


Վալրի, Թագու հի Պարսից, կին
Ասուերոսի կամ Քուրքոսի, որ հա-
նեց զետ արիկնաթենէ, վասն զի
վաշթի չուզեց հուսնի կամ անքոզ
երեւալ Թագաւորին կոչնականնե-
րուն, Եսթ. Ա.:

Վարդապետ, Աւաւցիչ: Վար-
դապետք օրինաց թերեւ առարեկ
էին դպիներէն, վասն զի բերանացի

կը վարդապետէին մահաւանդ քան
թէ գրով կարծիք կը յայտնէին,
Ղուկ Բ. 46: Վարդապետը օրինաց
բառէն կը հասկցուի թէ այս վար-
դապետք ուստի էին Ասուծեց ո-
րէնքը: Այսպիսի վարդապետք կամ
օրէնքէնք էին ընդհանրապէս Փա-
րիսցւոց աղանդէն, բայց Ղուկասոս
է 17 համարին մէջ յիշուած վար-
դապետք օրինաց չէին այս աղան-
դէն: Գրիսոսոսի վարդապետութեան
համբաւը բերուծ էր ի մի վայր բազ-
մութիւն մը ոչ միոյն Պարսեցւոց,
ոյլի օրինաց վարդապետաներու:

Վարաւնիք, առանկ յաճախ յա-
րելը, մահաւանդ Եգիպտաս, Թու. Ժ. Ա. 5, ախորժելի ժազովրդեան:
Դիմաւորապէտ ստորին աստիճանի
մարգոց, մահաւանդ ամառուան տո-
թագին ամիսները: Եգիպտական վա-
րունգը ձեռով նմոն է մերժն, բայց
է աւելի մեծ, ընդհանրապէս իրը մի
ուղը երկան: Ըստ Հատելգութիւնի է
աւելի կանաչ, ուղղորդ, կակուզ,
քաղցր և աւելի դիւրամարս քան
մէր վարունգը:

Վերտրիւ: Տես Հանգերձ.



ՄԱՍՆ ԹՈՒՆ ՀՈՎԱՑՄ ՎԱՐԴԻ

ՎԵՄ, անուն յիշեալ Դ Թագ. | ԺԴ. 7, ուր կ'ըսուի թէ Յաւդոյի
522

Թագաւորին Ամասիա սպաննեց տառն
Հազար մարդ Եդովմայեցիներէն Աղի
ձորը, և առաջ վէճը զատերազմաւ,
և աեղային անունը կոչեց Յեկիթովիլ,
այսինքն նուռնեալ, Ալսուռնեայ:
Վէմ Երբայցիներէն Ալս, և Յու-
նարէն թեգրա բառին թարգմանու-
թիանն է և առաջ ստուգին կը հետեւի
թէ Գետրա կոչուած քաղաքը, որ
էր անուռնի մայրաքաղաք տպանաժ
Արարից. Սուրբ Գրոց մէջ Ալս,
այսինքն վէմ կոչուած տեղն է. Ալ-
ս կամ վէմ կը յիշուի նուն յե-
սոյեայ, իս. ԺԶ. 1. Դատ. Ա. 36.
իս. ԽԲ. 11. Զարդիս Պուրհարա-
նզաւ առաջին որ 1812 ին այցելու-
թիւնը ըստ Գետրայի աւերակներուն,
և կը զիայ այս քաղքին նախկին
դպյակառութեան, “Երկու օրուան
ճամփով”, Կըսէ, “Հեռու Աքապայէն
գէտի ի հիւսիսային արեելք, կայ գե-
տակ և հօվիտ ի ձեւուէ Շերա, Վա-
սի Մաւսա կոչուած Արապահի ա-
րեեկան կողմէ: Այս տեղն ուշադ-
րութեան արժանի է իւր հնութիւն-
ներուն և հին քաղաքի մը մացորդ-
ներուն համար, որ կը կարծեմ թէ
է Գետրա, մայրաքաղաք Ազատաժ
Արարից, տեղ մը ուր, ինչպէս կար-
ծեմ, Եւրոպացի ճանապարհորդ դեռ
այցելութիւն ըրած չէ: Կարմիր ա-
զագագորին մէջ որմէ բաղկացեալ
է հօվիտը կան զարգերին վրոյ եր-
կու հարիւր և յիսուն գերեզմանիք
վիմափորք, մեծագոյն մասն Յունա-
կան զարդերով կայ մեծ շլքմ մը
ի ձև մեհենի հսկայագործ, նյուպէս
վիմափոր, սենեակներով, գալթիւ,
սիւնազարդ սրահներով, այլովքն
հանդերձ: Այս շենքը գեղեցիկ օրի-
նակ է Յունական ճարտարապետու-
թեան, և զահուած է անեղծ: կան
սւրիւ շերիմներ հանդերձ մահարձա-
նաք, ինչպէս կը տեսնուի, Եղիպատո-
ցի ոնզ, և են ի ձև ամֆիթէտա-
տրոնի վիմափոր, պալատի մը և ոչ
սակաւ մեհենից աւերակներով: Նեղ
հօվիտն արևմտեան կողմէն Փակող
(Հովը) լեռան գլուխին է Հարունի,
այսինքն Ահարոնի, գերեզմանը, զար
մեծագոյն կը զատուեն Արարացիք:
թէ այս էր արդարէ հին Ալս կամ
Գետրա՝ հաստատուած է այլիսը

միաձայն վկայութիւններով. Յսվե-
պոս, Եւսեբիս և Յերոնիմոս կը հաս-
տառէն թէ Ահարոնի գերեզմանն էր
մատ ի Գետրա, և աեղին, ինչպէս
նաև աւերակներն, համաձայն են
Սուրբ Գրոց մէջ, և Պինդոսէ և
Սարարոնէ արու ած տեղի կու թեանց:



ԿՐՁ Ի ՎԵՄ, ԵՒ ԵԼ-ԽՈՒՍՆԵ

Արդի ճանապարհորդք, մանա-
լոնդ Լապսրա, մահր և որոշ կը

նկարագրեն ոյս քաղաքը, գլխաւոր աւերակներուն պատմի երբերով։ Գետայի հովիքը, Էլ-Ալբատահի մեծ հսկութ 2,200 սովոր զեր երբեք մի մզն երկայն է հրաժարէն ի հարաւ, և կէս մզն լցն, երիշու կողմէն կարճ ձարակներով, այնպէս որ ամսոզ շրջապատը թերեւ կայ հինդ մզն։ Հսկիքը կը մանուի հրաժարէն և հառաւէն ձորակներով, բայց հսկաին արեմնեան և արեկեան մայրը կան անմատոց պատռած քարեր, երկու հարիւրէն մինչև հաղար սով քարձը, Գլխաւոր ճամբան գէտ ի քաղաքն է արեկելքէն, և կը սկսի քառասուն սովք բարձր և վարժուն կանգուն իրարմէ հեռու ազառատիներու մէջէն, որ երթալով աւելի բարձր և նեղ են և յի վիմափոր գերեզմաններով։ Այս մոնուածապատ հովտէն որ մի մզն երկայն է՝ կանցնի առուակ. լայնութիւնը տեղ տեղ բարձր երկուատան սով միւն է, իսկ բարձրութիւնը՝ երկու հարիւր յիւուն սովք։ Այս նեղ կրծին վերըն է Պետրոյի շինուածոց շքեղագցնը, Էլ-Խուշիէ, զոր Պուրի հարաւ մեհեան կ'անուանէ, հանդիպակաց ազառատին մէջ փորուած։ Հան կը սկսի ընդարձակագցն ձար մը որ կը ասիի գէտ յարեմուտան հրասից, կ'անցնի ամիկիթէ աստրոնոմ որ կայ ի ձախմէ ներքազցն, և կ'երթու, մինչև ի մեծ հովտն ուր ե բուն քաղաքն գէտ արեմնաւոք թէ՛ այս և թէ՛ բոլոր ընթերակայ ձորերուն մէջ վիմափոր գերեզմանի անթիւ են և իրարմէ վեր կարգ կարգ. շատերսն առջե կան քարափոր աստիճաններ, առանց որոց անմատչի պիտի բլուզին գերեզմանք, ինչպէս կան գերեզմաններ որ բոլորին անմատոց են, վասն զի փորուած են իր չօր հարիւր ուր բարձր թեան մէջ։ Թատրոնն այնպէս ընդարձակ է որ կինոյ աւելի քան երկը հազար մարդ մնդունել։ Պալատը, զոր Ալբատահը կ'անուաննեն տուն Փարաւսնի, այն մերան ոչ վիմափոր շինուածներուն գլխաւորն է որ ցարդ մնացած է բաւական անեղծ ժամանակին հարուածներն, անտարակոյ եր հզակաց շնչը, Հսկաին մէջ շատ աեղեր կան ցիր և ցան աւերակէ հասարա-

կաց շինուածոց, և ինցեղէն անօթոց կարութանք, կետակը կամ հեղեղատը կը հսէ հսկին մէջէն գէտ արևմտութիւնը, և գուրս կ'ելլէ նեղ կրտէ մը նմուն պյուն ընդ որ կը մունք կենաց արևմտեան կողմէն մը նմուն պյուն ընդ որ կը կենաց կանգուն արևմտեան կողմէն մը ապահով առ կը մունք կամ հարիւր յիսուն և արածին երեսէն, ունին ութ սովք արածմափիք։ Ամբոզ շնչին վայել չութիւն տուած է մահուանց գեղեցիւթիւն քարին որմէ շինուած են այս ամենայն շինուածք։ Քարն է աղջիւ և կոկուզ աւաղաքար, երփն երփն, գրեթէ ամէն գոյն, կարմիր, ծիրանեցիյն, սկ, սպիտակ, երկնաւուցին և գեղին, կարմիրախան վարդագցն մինչ վերագցն քան զարան պահուածն իւր ընկան խոսւթեամբ և պերճութեամբ։ Նորանշան և գեղեցիկ տեսարանն ամբոզ կը թուզու տեսնողին մոտաց վրոյ ապաւորութիւն մը զոր ոչինչ կընայ ջնջել։ Պետր եր հին քաղաք, ամուր բերդ և գարերով կեդրոս վաճառականութեան։ Կը գլխաւորն հարիւրուոր քաղաքաց մէջ որ կը ծածիկէն այն գաղափու բարձր բայց և պյուն մարգարելք կանխաւ խօսեցան անոր անկումը, միպինութիւնը և ամայսյութիւնը պյուն յայտնի որ անոր պյուն մինչ վիճակն հսկատաւութիւն է այն կանուխ մարդարկութեանց։ “Բու ահաւութիւնդ, քու սրակդ հսկարութիւնը քեզ խարեցին, ով վէմին խօսոյներուն մէջ ընակող ու բարձր բուօրներուն փակչող թէն քու բոյնդ արքիւք պէս բարձրերը շնես, քեզ անկէ պիտի իրեցինեմ, կրու Տէրը, ու իրեմ, իթ 7-22. Տես և ծ. ԼՂ. 5-15. Եղեկ. ԼԵ. Յովէլ. Գ. 19. Ամազ. Ա. 11, 12. Արդ. 3-16. թէ երբ աւերեցաւ այս քաղաքն յայտնի չէ և ի Պետր կային մքիսատեայ եկեղեցիներ հինգերորդ և վեցերորդ դարուն, բայց 536 էն եւոքը շնէ մէշ աւեր պատմութեան մէջ։ Վիճակ աւել կը նեաւերին Հրեայց,

նաշցէս նաև ուրիշ հին ազգեր, երբ
դիտայլ կ'ուղէին Առաստծոյ կամքը,
երբ կը գտնուեին առարկուոյ մէջ
և չեին դիտեր թէ ի՞նչ որոշում ընել
պէտք էր, Սաղմ. իթ. 18. Առակ.
ԺԶ. 33. ԺԲ. 18: Վ. իճակը շտու ան-
գամ գործառնութեած է հրամանաւ
Առաստծոյ. Երկուուսն ցեղից բա-
ժիններն վիճակաւ օրոշուեցան, ուս-
տի և իրարանձիւր ցեղի բաժինը կը
կայուէր անոր ժամանգութեան պի-
ճակը, Թու. իթ. 55, 56. Սաղմ.
Ճիւ. 3. Արձակելի նախազը կ'ընտ-
րուէր վիճակաւ, և քահանայից դա-
ստակարութիւնն ի պաշտօն՝ կ'որչ-
ուէր նզնապէ վիճակաւ, Ղեա. ԺԶ.
Ա. Մ. Մնաց. իթ. 5. իթ. 8: Նշյա-
միջցոց գտնուեցան Աքար, Յակ-
նաթան և Յակով իրեն յանցաւոր,
Յե. ի. 14. Ա. Յագ. ԺԳ. 41, 42.
Յակ. Ա. 7, և Մասաթիր վիճակաւ
ցուցուեցաւ ի Քրիստոս լինել ա-
ռաքեալ փոխանակ Յուդայի, Պորֆ.
Ա. 26: Վ. իճակարիութեան համար
ընդհանապէս կը դրութաւեւին կո-
պինք, որոց միջն կամ ումանց վոյ-
կային նշանք. այս կապիճները նետե-
լով հանդերձի մը դրապանը կամ խոր-
շը, կամ սոփորի և կամ գլխանոցի
մը մէջ, կը թօթաւեին, և ապա կը
սկսէին հանել վիճակը, Առակ. ԺԶ.
33. Յագ. ԺԹ. 24. ԶԱռաստծո իրեն
առենասինամ և ամեն բանի կարգա-
րիչ ճանացող համատացաւք, ոչ
հասարակ աշխարհային, ոյլ կրծնա-
կան կաքեր որոշմանց համար վիճա-
կաւ կը դիմէին առ Աստուած, և
Աստուած ոյն միջցով կը յայտնէր
անոնց իւր կամքը:

Վիլապ, ոյսպէս թարգմանեած է երրոյնց եղերէն բառը որ կը նշանակէ ծովային ճիւազ, ու վիթխարի, այլքըն հանդերձ: Այսպէս ԲՕՐ. ԼԲ. 33. Երեմ. ԾԱ. 34, և Յայտ. ԺԲ. վիշտայ բառը թաւի նշանակել ու անարդ: Ես - ի ի. 4. ԾԱ. 9. Եզէկ. Իթ. 3. համարնեած մէջ նշան բառը ու կը թաւի նշանակել նհանդ գետց, այսինքն կոկորդիլոս, կամ մէջ ծովային ճիւազ, իսկ Ողբ. Դ. 3 համարն մէջ կը նշանակէ տեսակ մը կայրի գաղան անապատի, հաւածականապէս շնապայլ: (ՀԵ-Ն):

վէլատի ազգիւր, նէեմ. թ. 13:
աւանականապէս էր ազգիւրն զե-
նիք, իշրուազեմի արեւատեան կազմը,
վկայ, որ կը հասաւառ թէ դի-
էն կամ ահանտեն է ոյց ինչ բա-
ն։ Ըստ օրինաց Ալվիսի իրեն-
ահու արժանի յանցաւոր ամբու-
անեալ անձ մը դասապարաւելու-
ամբ երկու երգուեալ վկայ հար-
աւոր էր, թու. Լ. Ե. 30, և նթէ է
անցաւորը քարիսմատէր, վկայները
արաւէին նետել առաջին քարերը,
Օր. գ. Գ. Գործ. կ. 58: Առաքեալք
ն վկայ իրաց զորս կաւետարանէ-
աշխարհի, Գործ. Ա. 8, 22. թ.
2. Բ. Թերու. Ա. 12, 16-18. և Քրիս-
տու է “հաւատարիմ վկայ, երբ կը
ատմէ մարդոց երկնային բաներ,
ովհ. Գ. 12. Յայու. Ա. 5: Նախնի
եղեցւոյ գիւցապունք, ոյսինքն՝
սրտիրազ, են “վկայք” հաւատոց
բութեան, իր. Ժ. 1:

վկայութիւն, Աստուծոյ ամրոց
այսահետթիւնը որ կը ցուցնէ մարդոց
է ինչպէս հաւատալու, գործերու
յաւառուն են, Սաղմ. ԺԹ. 7. ձմթ.
3, 99. Ա. Կորնթ. Ա. 6. Բայս. Ա.
Օրինաց երկու քարեզէն ատա-
սկները տեռանեկի գիշայութիւն,
Աստուծոյ ուխտին իւր ժողովը բար-
ոն հետ, ուստի և ուխտին առպա-
րկ կը կոչուեր երրենք վկայութիւն
ոմ առպանակ վկայութեան, Ել.
Ե. 22. ԼԴ. 29. Տես Տապանակ:
Վնակ: Թէ ինչ կը նշանակէր ի
հումն այս բառը, կամ թէ ինչ
Հրէից գաղափարը վհսկներու
ոյ, յայսուն է ի ինչովիր հարցուկ
ոչ պատմութենէն Այս ինձն ա-
ռանեն կը ճանչըսէր կամ կը կար-
սէր կարող գեկոր և մ. ուելոց ոգի-
ր կանչելու և անոնց բան հարցու-
լու և ապագան ուրվիլու: Այսպէս
աեսնութ թէ վհսկներն այն առեն
համարուէին ինչ որ կը համար-
ին առ մեր կախարդք, այսինքն
առանի գիւղաց և սպաց մեռելոց
որ Սուրբ Գյուղ կ'արգելու վհսկնե-
ր կամ կախարդներու երթալ, այս
առաններով կ'իմանայ միշտ զիւաց
ոգւց հետ հաղպար կարծուած ան-
կոր:

Հին կախարդաց համար կը կար-
525 Digitized by Google

թուեր նաև թէ գիտեին մարդոց ապագան գուշակել, և գիտակ էին գաղտնի զօրութեան տարերաց, երկնային մարմնոց, այլսվան հանդերձ: Ոգիներու չես իրենց կարծեցեալ հազարդականութեան սուսութիւնը ճածկելու հաւաքարդ գոտով էին գեղեց գործածել, նիւթեր ծինը քիմիական հնարիք, կարգալով և այլպէս խորհրդաւոր նշաններով աշ և պատկառանք ազգել ոնապաշտ և գիւրահաւառն ժողովրդեան: Ա հիմնաթեան աեսակներն էին քաւդեռնիւն, հմայութիւն, գիւթութիւն և ասոնց նաևն խարեւական արաւեսուք զօրու նշանագէս կ'արգելուն Սուրբ Գիրը. Բ մը. Ժմ. 10-11: “Զեր մէջ չգտնուել անանի մարդ մը որ իր աղջուկ կամ աղջիկը կրակէ անցընէ, կամ բազդ նայի, կամ գուշակութիւն, կամ հմայութիւն և կամ զիւթեռնիւն ընէ, նաև կախարդ, կամ գըհուկ, կամ նշանապէտ, կամ մեռլահմայ շգանակի”: Այս անուններէն կը տեսնուի թէ ոնապաշտութեան բայր Ճեք կային յարելելու և Մովուսիս, ինչպէս կամ այսօք: Անոնց որ գիւթեն զայժմու Ասորի և զԱրաբացին կ'ըսնի թէ ենք և յահուկ, առնէն ազանդէ, առ հասարակ կը հաւատան ակնհնարի (Նուզը), գիւթութեան (Դիք-Շի), յոււաթից, բժժանաց (Բւշում, Նուսիկ), թովչչութեան և երգմնեցուցութեան, և թէ այս սնառպաշտութիւնը զարմանալի ազգեցութիւն ունին արեւելեանց կինոց վրայ: Արգի մեսարականութեան կամ մագնիսացներու նմանն բան մը կ'ըսնի թէ կայ Արքելեայց մագական կայուած հնարից մէջ անձանօթ ժամանակ: Ներէ հետէ:

Այսպիսի յիմարքական խորեւ-
թիւնը խօսիւ արգելեալ են ի Սուբր
Գիրս, և այս խորեւթիւնը զարդաղ-
ներն ընդհանրապէս մահս պատիժ
կ'ընդունենք: Այսպիսի անձինք կը
համարանք կառապաշա, առեաց մի-
ոյնոյ ճշմարտին Առաւելու, և անոր
թշնամի զըրութիւններն օգնաթիւն
փնտառոց: Կահարդաք և գիւթք գի-
տէին մէ այնչափ աւելի յաջողու-
թիւն կրնացին գտնել, որչափ աւելի
կը ակարսանար մնացոց յշան և ա-

պաւինութիւնն առ Ամենական, և
կը վերսար ուրի և հնագանդութիւն
անոր առաւտացյին կամց : Ով որ
Առառածէ կը վարիսայ՝ երկիրազ չու-
նի ուրիշ բանէ, իսկ ով որ, Սա-
ւազի պէս, Առառածէ կը հետանայ,
ոչ ուրիշ կը դանէ օգնութիւն և
միջիքարութիւն : Տեղ Ենդովք, և
կախարձ :

Վրան : Վրաններու տակ բնակել
ընդհանուր էր ինն առեն արեկելան
ազգաց մէջ, Մանդ. Դ. 20. սրովչեաւ
առենց կեակիքն հսկուական էր, Խարկ
էր տեղէ տեղ երթալ արօսի հա-
մար, առօսի պէտք էր որ բնակա-
բանք յարմար ըլլացին ոյս թափա-
ական կենաց, Ես. Լ. 12: Խա-
հապեած, Արրահամ, խահսկ և
Յակուր վանաբնակ էին, Մանդ.
Ժ. 1. Երբ. Ժ. 9. և Խարայելցին
Եղիպատոս ելլելէն եաբը, իրենց բուր-
պանցիւութեան առեն անապատին
մէջ մինչեւ որ խստացեալ երկիրը
ժառանգեցին և մասամբ իւրեւ նաև
յետոյ, կը բնակեն ընդ վրանքու:
Տես Տաղապար: Ասսի է այս խո-
քը, «ԱՌ Խարայէլ, ամէն մորդ իր
վրանը դամասոյ», և որ ի կարգին,
Դատ. Ե 8 Բ Թագ. Խ. 1. Դ Թագ.
Ը. 21: Արդարեւ արեկելցիք, արք,
խանայք և աղջայք, ընդհանրապէ-
րացօթեայ կ'ապրէին, ինչպէս յայտ-
նի է նոր կտակարանին պատմու-
թիւններէն: Նոյնը կը տեսնուի նաև
սոյօր: Մագիստրացիք, Պաշտամցիք,
Խարիք, Քամենակը, Հագարացիք և
Քուշանէք կը յիշուին ի Սուրբ Գիրու-
թիւն վանաբնակք խայց թափա-
ստիւն և վրանարնակ կենաց կող-
մանէ նշանաւորաց զյն ազգ են Արա-
րացիք, որ խմայիլ ժամանակէն
մինչեւ ցայծմ սովոր են բնակել վե-
րաններու տակ: Ալյաշտի յեղափո-
խութեանց մէջ որ իշտանէ միշտան
փոխեցին թագաւորութիւններ, ոյս
փոխառական ցեղք գեա կը, նակին
վրաններու մէջ, սասպակ և վայրին
նի, ինչպէս էին նախնիք նաց: Ստ-
կայն վրանարնակ կեակ սեպհանան
չէ մրայն Արարացւաց, ուս սովորու-
թիւնը բայր Ասիդ մէջ կայ,

Վարակ կը շնուին բնդհանրապէս
թանձր կտառէ, որ կը տարածուին

ձողերու վրայ, և ամէն կողմանէ կը քաշուին չուանհներով որ կը կապուին գետինը գամուած ցիցերու : “Վրանին ցիցը որով Յայէ վարսեց Արարայի գլուխն եր սեպածե փոյտ վրանի, Դատ . Դ . 21 : Տես Ես . Լ . Դ . 20 . Խ . 22 . Ծի . 2 : Ասուուծոյ տունը և երիխոց Արքը Գրոց մէջ կը կուսին վասն կամ խրան Եհովանի, Աղմ . Ժե . 1 . ԶԴ . 1 . Երք . Ը . 2 . Թ . 11 : Նդինդէ մարդու մարդինը կը կոչուի վրան հոգւայն, որ կը քակուի մահսւածի, թ կորնթ . Ե . 1 . Բ Գետը . Ա . 13 :

Արանիք գյնագոյն են . ու , ինչպէս վրանիք կեդարու . Ասզմ . Ճ . 5 Խրդ . Ա . 5 . կարմիր, այսինքն շիկակարմիր առուէ, եւ զիզին, այսինքն դայունն սոկիէ, ապիսակ, այսինքն կոսուէ : Են նաև այլեպոյ ձեռզ բոլորակ, այլը երկայնաձև, գրիթէ նաևն վեր ի վայր դարձած նաւի : Ասուուց երկրն մէջ վասնէ կը շինուին ընդհանրապէս խորդէ, այսինքն այծի մազէ զր կանայք կը գործէն, Ել . Լ . Ե . 26 : Արարացոյ վրանիներն են այժիք մատէն ու : Կան նաև որիշ ազգեր որ նոյն նիւթէն կը շին գրոյ, բայց ոչ ընդհանրապէս : Կ'ըրուի թէ Առկազոնի Եղիսաբեդի և Մատրիտոնացի բնակչաց վրանիներն ողիսակ էին : Տարուին կ'ըսէ թէ Արարացի եմբիք մը, որուն այցելութիւն ըրաւ, վանաք ատրբեր էր ու . բիշներէն, այսինքն էր սպիտակ առուէ : Արարացի շէյքը ունենալուն են շատ վրանիներ իրենց համար, իրենց ընտանեաց համար, և պայտելուաց համար, ինչպէս նահապեաց ժամանակ Յանիր ուներ ուրոյն վրան իրեն համար, Լիսյի, Հառքելոյ և անհան նաժիշտաներուն համար, Ծննդ . Ա . 33 . Դատ . Դ . 17 : Ասկայն, ընդհանրապէս, իրաբանչիւր բնաւանեաց համար մէկ վրան բաւարանէն էր : Եթէ վրանը մեծ էր, վարագոյներով կը բաժնաւէր այլեպոյ մատ :

Վրեժիններ : Տես Արեան վրեժիններ :

Վրեժիններուրին, թ Օր . Լ . Բ . 35 Հասմմ . Ժբ . 19 . Երք . Ժ . 30 , կը նշանակէ զատուհամիշ արդարութիւն որ յառակ է Ասուծոյ,

և ատրբեր մարդոց անձնական վրեժիններութենէն կամ քինաբինդրութենէն : Ասուծոյ արդար վրեժիններութիւնը կը նշանակէ նաև Գործոց Խթ . 4 համարին “իրաւունք” բառը, թէկտես շատերը կը կարծեն թէ բնակիչք կզլոյն ոյն բառով կ'իմանայիք բրդարութեան ասաւածածունին Դիկէ, զոր Յանիք և Հազմայցիք կը համարէին գուսոր Արամագոյս, և կը սոսկային անկէ իրեւ ազատ, արդար և անազգելի առուածութենէ :

S

Տաղանդ : Եր սովորական կշիռ ի մէջ Հրեհց, Յանաց և Հասմմայեցուց, բայց շատ ատրբեր էր պյկեայլ երկիրներ և միենայն երկրին պյկեայլ տեղերը : Նոր կոտկարանին մէջ տունդ է անօւն դրաւյ : որ յառաջ ժամանակաւ . կը հաշուաւէր կշիռ : Ռւսի ատազանդ կոչուած գրամին արժողութիւնը ատրբեր էր պյկեայլ երկիրներ, բայց չափոյ ատազանդ կոչուած կշիռըն որ ամէն տեղ միօրինակ չէր : Նոր կոտկարանին մէջ իշխուած ատազանդ հաւանականութէն էր Հրեակին դրամ, և կը գործածուի միայն ցուցելու մեծ անորոշ գումար մը : Մատթ . Ժթ . 24 . ԻԵ . 14-30 :

Տաղաւար, հիւզ կամ իրմիթ որ ընդհանրապէս կը շինուի գետինը ձողեր տնկելով և վլան ծածկելով կանաչ սոսովք : Տաղաւարահարաց մեծ տոն այցեսն կոչուած էր, վաճ զի Հրեհց օրենքը կը զարաւիրէր ատազանդներու տակ ընակել ոյն տոնին եօթն օրենք, Ղետ . ԶԴ . 40-42 . Նէկմ . Բ . 14 : Տես Խորան :

Տանար, շինուած, Ասուծոյ մաննաւորներկայութեամբ օրբուած և անոր պաշտօնին նուիրուած : Տանարին ուրիշ շնուռածներէ ատրբերութիւնն յայնմէ է, որ տաճարն է բնակութիւն Ասուծոյ, աւաքի հեթանոսաց ատճարներն որ են մէն ենակը ուներին կուռքէր, բայց ճշմարին և կենդանունին Ասուծած կը ընակէր “ի մէջ Քերազէրէց”, Արքութեանց Արքութեան մէջ իրսուածէմ : Աստի, պյարանօրէն անօւելով :

առանար են՝ բրիտանոսի եկեղեցին, թիւն. թ. 4. Յայու. գ. 12. երկինք, Սաղմ. Ժ. 4. Յայու. թ. 15, և հաւատացելոյն հոգին յորսում կը ընակի Հոգին Սուրբ, Ա. Կորնթ. գ. 16, 17. Զ. 19. Բ. Կորնթ. գ. 16.

Բարեկարտաստ Դաւիթ, սորբիով աստուածային յայտնութեամբ թէ զիրուսաղէմ ընաբած էր Աստուած իրեն մեղի ընակութեան, սկսաւ պատրաստութիւններ ընել Եսովյի համար այնպիսի առանձիք մը շինութեան որ գոքը ի շատէ զայելէր անոր աստուածային փառաց. Բայց այս պատիւը պահուած էր Դաւիթի որդւյն և յաջրդին Սոզոմնի, որ պիտի ըլլար խաղաղատոր թագաւոր, և ոչ Դաւիթի պէս որ շատարու արիւն թափած էր պատերազմներու մէջ. Սոզոյն Դաւիթ ժողվեց մէծ բազմութիւն սոկոյ և արծաթոյ, զղձոյ և երկաթոյ և ուրիշ նիւթոց այն առանձին շինութեան համար, թ. Թագ. ի. Ա. Մնաց. իթ.

Այս հզյակառ շինուածը կանգնելու համար ընթառուած աելի էր Մորիա լեռը, Ծննդ. իթ. 2. 14. Բ. Մնաց. գ. 1, որց գագաթն ի սկզբան անհարթ էր, և կողերին անձեւ, բայց Հրեայց սիրելով այն աելի, կուզէին հարթե, և ընդարձակի զայն. Աստուածային ճարտարապեսն որ գկայութեան խորանին գաղափարը տուած էր անապատին մէջ Մոզիսի, այսինքն Աստուած, նոյն առաւ այս շէքին ուրուսագիւը և գաղափարն, և առանձը շինուածու միջ խորանին ձևով, միզոյն քան զայն շատ աւելի մէծ. Կաեւ առանձին պաշտամոն համար գործածուած նույրուկան ոպազ նոյն և նման էին ոպառուց որ կը գործածուէին խորանին մէջ, միզոյն սամնք աւելի մէծ էին ըստ ընդարձակութեան առանձ որուն կը վերաբերէին. Տաճարին հզյակառ շինուածը հիմնարկու եցաւ Սոզոմնէ 1011 ին նախ քան գիր, իբր չորս հարիւր յիսուն ատրի յետ ելից յԵգիպտոսէ և շինութեան խօսանին, և աւարտեցաւ 1004 ին, աւելով իբր եօթը ատրի և վեց ամիս. Միծ հանգիսի նուիրուեցաւ առանձին ի պաշտօն Եսովյի, որ համե-

ցաւ յայտնի կերպով յայտնել հանիւր փառքը, թ. Մնաց. ե. Ե. Տաճարին ճակատը կամ մուռըն էր արևելեան կողմը, սւասփ և գէմ յանդիմն ձիթենեաց լերին, ուր կեցողն չքեզ և որանչելի կ'երևէ տաճարը. Բուն տաճարը, այսինքն անոր շինուածը, որ կը պարունակէր Արտահ. Արքարանը և Արքութեանց Արքութիւնը, նուիրական տեղւոյն փոքր մասը միայն կը բանէր, և սնէր շուրջանակի գաւկիթներ, սենեակիներ և ուրիշ օմեկաններ, որ քան զրուն առանձին շատ աւելի ընդարձակ էին. Գէտը և գիտնալու որ առանձար բառը չի նշանակի միշտ բռն շէնքը, այլ շատ անգամ նաև արտաքին գաւկիթները միանգամցնի:

Սոզոմննեան առանձինն վրայ մեղի հասած նկարագրութիւններէն անհնար է սւնենալ միջդ գաղափար անոր մասներուն և այս մասանց մեծութեան վրոյ, այնպէս որ կարենայինք տալ բաւական և յատակ աեւզինութիւն մեր ընթերցողաց. Զնիք տուներ երկու հեղինակ որոց նկարագրութիւնը համաձայն գան իրարու. Հետաեւոյ աեղեկութիւնը կինոյ գէթի ընդհանուր գաղափար մը տալ այս շէնքին վրոյ:

Բուն տաճարն էր եօթանասուն կանգուն երկայն, այսինքն, որտի՞ տասն կանգուն, գ. Թագ. Զ. 3, Արքարանի քառասուն կանգուն, Համար 17, և Արքութեանց Արքութիւնը բառն կանգուն, թ. Մնաց. Գ. 8. Խոկ լոյնութիւնը, թէ՛ սրահն, թէ՛ Արքարանին, և թէ՛ Արքութեան Արքութեանց, եր քան կանգուն, թ. Մնաց. գ. 3, և բարձրութիւնը, Արքարանին և Արքութեան Արքութեանց, երեսուն կանգուն, գ. Թագ. Զ. 2. բայց սրահին բարձրութիւնն աւելի էր, ուստի և ոչինչ նուազ քան հարիւր և քան կանգուն, թ. Մնաց. գ. 1, այսինքն, քան զբարձրութիւն միւս մասանց չորս անդամ աւելի: Արքութեանց Արքութիւնը զատուած էր Արքութիւն թանձը վարագուրց. Ղուկ. ի. Գ. 45, և էր թերեւ բոլորովին մութ, գ. Թագ. լ. 12, բայց Աստուածոյ փառացը համար որ կը լ.

ցաներ զայն : Հիւսիսային և հարաւային կողմը , և Արքարանին և Արքութեանց Արքութեան արևմտեան ծայրը , կամ բոլոր չէնքին բոլորին . մէկ կոզման սրահին ետեւն միշեւ միւս կոզման սրահին ետին , կոյին կից ուրիշ չէնք , որ կը կոչուեին քովի սենեակներ , և էին եռայարկ , իւրաքանչւրդ հինգ կանգուն բարձր , դժագ . 9. 10. և գութուն կից էին տաճարին պատին : Այսպէս քովի սենեակներուն երկը , արկը միանգամայն էր հնդետառան կանգուն բարձր , ուստի և կը հասնէր տաճարին կոզմերուն և ծայրին բարձրութեան մինչեւ կէսը , այսպէս որ պաշտուածներն վեր պատին վրայ մնացած էր բաւական տեղ պատուհանից համար որ լցու կու տային տաճարին , համար է :

Սողոմոնի տաճարը կը թուի թէ շուրջ պատեալ էր երկու մեծամեծ գաւիթներէ , այն է՝ ներքին գութէն որ էր “բահանոյից ,” գ. թագ . Զ. 36. Բ. Մհաց . Դ. 9. և արտաքին գութէն , որ էր “իսրայելի .” Այս գաւիթներն զտուած էին “միջնորմազ ,” և սւնէին սենեակներ քահանոյից և կատացած համար , պայտի . և այլ այսպիսիս համար , Ա. Մհաց . Դ. 12. : Ցաղըրդ նկարագրու գրիստոսի ժամանակ տաճարին գաւիթներուն համար է :

“Հեթանոսաց գաւիթն , այսպէս կոչուած էր , վասն զի ամէն ազգէ մարդիկ կրոնոյին մտնել հոն : Այս գութին գլխաւոր մօւտն էր արեկելեան կամ Շուշան կոչուած գունէն , որ տաճարին գլխաւոր գուռն էր : Այս էր արտաքին գաւիթը , և տաճարին գաւիթներուն մեծագոյնն էր , և կ'ըսուի թէ տարածութիւնն էր հարիւր քառն և ութ հազար քառակաւորի կանգուն : Այս գաւիթը կը պատէր միւս գաւիթներն և նոյն իսկ տաճարը : Արեկելեան կամ արտաքին գունէն տաճար գացողները նախ այս գութէն կ'անցնէին , ապա կանանց գաւիթէն , ապա իսրայելի գաւիթէն , և հօսւի յետոյ քահանոյից գաւիթէն : Այս արտաքին գաւիթը բաժնուած էր կանանց գաւիթէն երկը կանգուն բարձր


վանդակագործ որման , և սիւներուն վրայ կար դիր որ մահու պատժով կ'արգելէր հեթանոսաց և անուրբ մարդոց անդին անցնել , Գօրծ . Ի. Ա. 28. Եփես . Բ. 13. Էկ . Քրիստոս ոյս գաւիթէն արտաքսեց զոհի համար հնաւու տեղերէ եկանցներուն արջառ և ուրիշ անսուուն վաճառողներ , Մատթ . Ի. Ա. 12. 13. Պէտք չէ մոռնալ դյունագոյն կճէ յօրինաւոլ գեղցիկ քարաւատակը , և “որահները կամ վրան գոց ճեմելիներն որ սիւներու վրայ շինուած փաւաւոր վերնատուններ էին : Արեկելեան , արևմտեան և հիւսիսային կոզմի գաւիթը ունէին միհնոյն մեծութիւնը , բայց հարաւային՝ աւելի լայն էր : Սողոմոնի սրահ կոչուածն , Յօհան . Փ. 23. Գօրծ . Գ. 11. էր գաւիթին արեկելեան կոզմը կամ ճակատ , և այսպէս կոչուած էր , վասն զի Սողոմոն շինուած էր զայն բարձր որմայ մը վրայ կեդրոնի հեղեղատին կոզմէն :

“Կանանց գաւիթը ,” որ և կոչուած է ի Սուրբ Գիրու “նոր գաւիթ ,” Բ. Մհաց . Ի. 5. և “տրտաքին գաւիթ ,” Եզէկ . ԽԶ. 21. կը զատէր հեթանոսաց գաւիթն իսրայելի գաւիթէն , և այս վերջնոյն արեկելեան կոզմն էր միայն : Լը կոչուեր կանանց գաւիթ , վասն զի հոն կու գային կանոյք պաշտօն մտառցանել , և անկէ անդին երթաւ չէին համարձակեր , բայց եթէ երբ զոհ պիտի մտառցանէին , և անտաեն կը մտնէին իսրայելի գաւիթը : Հեթանոսաց գաւիթէն կանանց գաւիթը տանող գուռը տաճարին “Գեղեցիկն կոչուած գուռն էր , որ կը յեշուի ի Գործու առաքելց . Գ. 2. 10. և այսպէս կոչուած էր , վասն զի դրան փեղկերը , բարտաքը և կողակը էին գրւագեալ կորինթաց պղնձազ : Պաշտօնարկութ կ'ելլէին այս գաւիթը քանի մը աստիճան լցոն սանդզով : Այս կանանց գաւիթին մէջ “գանձատուն” կոչուած տեղը եղաւ Հըելից հետ Յիսուսոր նշանաւոր խօսկցութիւնը որ յիշուած է Յովհաննու Բ. 4-20 համբուկուն մէջ : Նշյապէս այս գաւիթին մէջ եկան աղօթել փարիսեյին և մաքուաորը , Ղ. Ա. 4. Ժ. 10-13,

ՏԱՅ

ՏԱՅ

կաղը բժշկուելէն ետքը հռո վազեց եկաւ Պետրոսի և Յավիաննու ետևէն, քանզի կահանց գաւիթն էր տեղի տղօթից անոնց համար որ զոհ պիտի չմատուցանէին, Գործ. Գ. 8: Ազօթքէն ետքը առաքելց հետ, տաճարին “գեղեցիկ դուռնէն, ուր կը նստէր, և նուիրական վանդակապատէն, երկու առաքելց հետ դուրս Գործ. Ա. Ա. 26-29:



ՑԱՏԱԿԱԳԻՆ ՑԱՑԱՐԻՆ, ԳԻՒՏՈՍԻ ՃԱՄԱՆԱԿ


- A. Արրութիւն Արրութեանց :
- B. Արբարան :
- C. Սեղան սղջակիզաց :
- D. Աւազանն պղնձի :
- E. Քահանայից գաւիթ :
- F. Խորայիլի գաւիթ :
- G. Խուռան նիկանու :
- H. Կահանց գաւիթ :
- I. Գեղեցիկ դուռն :
- J. Հեթանոսաց գաւիթ :
- K. Արևելեան կամ Շուշան դուռն :
- L. Արահն Սոզոմնի :
- M. Արահն արքունի :
- N. Արտաքին որմ :
- O. Սենեկակ յայլեացյլ պէտս :

“Խորայիլի գաւիթը, զատուած էր | և երկուք ու կէս կահգուն բարձր կահանց գաւիթէն որմնզ որ երեսուն | էր արտաքըւաստ, իսկ ներքուստ քան

և հինգ կանգուն միայն բարձր : Այս տարրերութեան պատճառն այս էր որ, որովհետեւ լեռն յորդ վերոյ կը կենար տաճարը՝ տակաւ կը բարձրանոր դեպ արևմաւոք, գաւիթք ևս էին մին քան զմիւն բարձր դեպ յայն կըս : Արևելքէն խորոյելի գաւիթք ելլելու համար կար սանդուղ մահկան հնգետառն աստիճանոց, և հարկ էր անցնիլ նիկանոր կոչուած հյահկասպ գանէն : Այս աստիճաններուն վրայ կենացլ Ղանացիք կ'երգէին “աստիճանաց երգիրը”, Գաւիթին բոլոր երկայնութիւնն էր արևելքէն արևմաւոք հարիւր ութուն և եօթն կանգուն, և լսյութիւնն հրասիսէն հարաւ հարիւր երեսուն և հինգ կանգուն : Այս գաւիթին, և զայն պատող սիւնազարդ սրաշին մէջ, Հրեայք կը կենացլին ծանր և պատկանելի լուսթեամբ, մինչ անոնց ողջակեները կ'այրէին ներքին գաւիթը, և մինչ պաշտամունք սրբարակին կը կտապրուէին, Դ. ու կ. Ա. 8-11, 21, 22 :

Այս գաւիթին մէջ և անկէ շրջա-

պատեալ էր “քահանայից գաւիթք, հարիւր վաթուն և հինգ կանգուն երկոյն և հարիւր իննեւսան կան գուն լսյն, և կը բարձրանոր երկու և կէս կանգնաւ ի վերջ քան զդափին որ զնա կը պատեր, և յորմէ զատուած էր սեամիք և վանդակապատով, Այս գաւիթին մէջ էր սեղանն պղնձի յորդ վերոյ կ'ոյրէին ողջակեղք, ծովս ձուլածոյ ուր կը լուացուէին քահանայիք, և պղնձի կոնքերն զոհերու լուացման հատուր . նաև զես զես կահը և կաղամածը և անօթք զոհց, որ մի ըստ միջէ կը միշտին թ լինաց . Դ. գլեւոյն մէջ, Պէտք է գիտել հոս որ, թէպէտ Հրեկից թշլ տուեալ չեր մտնել քահանայից գաւիթք, մինչ հարայելի գաւիթք կրնային մտնել բոլոր քահանայիք, բայց և այնպէս Հրեայ մը կրնար քահանայից գաւիթք մըտնել երկը պատճառաւ, ոյսիքն զոհելի անասնոյն վրայ ձեռք գնելու համար, զեկոյ համար զայն, և կամ երեցնելու համար անկէ մաս մը :



(Այս գծագրութեան մէջ, ուր տաճարը և անոր սահմանը ցաւցուած է հարաւային կողմէն, ո ո է տաճարին գետինը պատող արտաքին սրմը . Ա է Ախոն ըլրան վրայ արքանի շինուածոյն մը մասը . Ծ է Ցիւրորէտն կոչուած կամուրջը, որ զԱխոն կը կցէր տաճարին հարաւային սիւնազարդ ճեմելոյն հետ . Օ ո ք թուալը որ գետինը տաճարին կը տաճէին տաճարին գետինը որ էր վերը . զ է դուռը որ կը տաճէր գետափոր շինուածները . Լ է Ոփաղ կոչուած աշարակը, և Պ կարմիր երինջ կոչուած կամերջը կեդրանի հեղողատին վրայ :

Ները, գեպ ի հիւոխ, կը ցուցուի տաճարին գետոյն հատուածը . Ը կը ցուցնէ արևմտեան վանասանը . Ծ՝ վանդակապատը . Ը՝ բարձր որմն յեւզ կազմանէ ասամարին . Ը Սուրբ Տունը . Ծ՝ ողջակեղաց մեծ սեղամիք . Ի՝ վրան ծածկուած օթները քահանայից գաւիթին մէջ . Ի՝ նիկանոր կոչուած դուռն ի մուռն իսրայէլի գաւիթին . յ՝ Դեղեցիկ կոչուած դուռն ի մնաւո կանանց գաւիթին, և կ՝ հարաւային վանասունը, սրամ Սողոմոնի .)

Քահանայից գաւիթէն բոլոն տաճա - գուլա երկուատան աստիճանաւ, իւր ելլելու համար կար նզնպէս ուն . բաքանչիւր աստիճան կէս կանգուն

բարձր, և կը տաներ նուիրական
տեղը, որ թէ որչափ մեծ էր Սովո-
մանեան տաճարին մէջ, նաեւ թէ որ-
չափ մեծ էին Արքարանն և Արքու-
թեանց Արքութիւնն արդէն խօսուե-
ցաւ: Նուիրական տեղույն գրան-
մէջ, և անմիջապէս անկէ գուռա-
դանուած գաւթիւն մէջ կայսողին
զիմացն էին երկու սիւլքն, Ցափին
և Բառզ, Բ Մատց. Գ. 17. Եղէկ
թ. 49:

Սպազմնի տաճարը պահեց իւր
նախկին պայծառութիւնն երեսով և
երեք տարի միայն, երբ կողոպտուե-
ցաւ Եգիպտոսի թագաւորէն ի Աի-
ստկայ, Գթագ. Ժ. 25. 26. Բ.
Մնաց. Ժ. 9. Ալյնուչեակ պղծուե-
ցաւ և կողոպտուեցաւ ստէկ, ոյս
իրն Ազայեկ, թագդամթաղասա-
րէ, Անձեքերմէ, և յայլց. Դ.
Թագ. Ժ. Ժ. 11. և հուսկ յետոյ
ջնջուեցաւ թարելոնի թագաւորէն
Նաբուգոզոսորէ 588 ին նախ քան
դիր., յետ կայ Ջալյ, ըստ Ուսեւ-
րիսոփ, չորս Հարիւր քան և չոր-
տարի երեք ամիս և ութ օր:

Յիսուն և երկու տարի աւել մաս.
իւն ետքը, երկրորդ անգամ՝ հիմնար-
կեցաւ ի Զօրաբարելէ և ի Հրէին որ-
կիւրուե շնորհաւած արածութենին
օգուու քաղցելով գարձան իրուու-
զէմ, Եզր. Ա. 1-4. Բ. 1. Գ. 8-10
Շատ անգամ՝ արգելուելէ ետքը ա-
ւարտեցաւ շինուած աւաճարին, և
նոււակասիքը կատարուեցաւ սկսուե-
լէն իրը քսան և մեկ տարի ետքը
515 ին նախ քան զբր., Եզր. Զ. 15
46. Այս երկրորդ աւաճարին լցինա-
թիւնը և բարձրաւթիւնը Սպասմանի
աւաճարին կրկինն եր. Ուստի և ժո-
զվոցեան լացն երկրորդ աւաճարին
հիմնարկութեան ատենը, Եզր. Բ
42, 43, և գծուծ համարելն զնա-
քան առաջին աւաճարը, Անգ. Բ. 3
ոչ թէ երկրորդ աւաճարին փոքրիւ-
թեան համար էր, այլ վասն զի այս
երկրորդը չաներ առաջնոյն փառքը
Այս փառքը համանու համար երկր-
րորդ տաճարն ևս ունենալու իր ոս-
հինգ բաներին, այսինքն՝ տապանակը
և քաւութիւնը, Աստուծոյ ներկա-
յութիւնը կամ անսանելի փառքը
նուիրական հուրը սեղանին վրայ

ուրիմ ու թումանը, և մարդարկես-
թեան ոգին: 163 ամօք յառաջ քան
զբրիստոս այս երկրսրդ տաճարն ես
կողապտաւեցաւ և պղծուեցաւ Ան-
տիքոս Եպիփանոսէ, որ արգելեց
մատուցանել հանձապարզ զոհը,
մատոյց ի խողնեի սեղանոյն վրայ, և
խոպա խափանեց Եհվայի զաշա-
նք, Ա Մատիքը Ա. 46, 47, և որ ի
կորդին: Ալյասէ տևեց երկե տարի,
և ապա նորոգուեցաւ և որբուեցաւ

ի Յաղագյէ Մահարեսայ, որ մթօննամ հաստատեց Աստուածային պաշտօնը, և Նորէն նաւակատիք ըրաւ։ Հերովդէս, որ Հրէից ազգային ժաղավայ անդամները, բաց յերկուոց, ապահնեն առութեան առաջին տարին, այս է Տի ինախ քան զիգր, քառութեան համար որոշեց նորէն շինել և զեղեցկացունել տաճարը։ Զայս ընել ուղեց մանաւանդ երկու պատճառի համար, նախ՝ վասն զի խողազաւթիւն կը փայելէր, և երկրորդ վասն զի խախանալ և քայլայեալ էր շնուածը։ Հարիկաւոր նիւթեքւութեանէն երկանեայ պատրաստութեան եռքը, Զօրաբարելեան տաճարը վար առնեւցաւ, 17 ին նախ քան զիգր, և քառառուն և վեց ամօք յառաջ քան զառաջին զատիկն յետ սկսանէլոց Քրիստոսի իւր պաշտօնը։ Թէպէտ պյու տաճարն ինը աարուան մէջ շինուեցաւ այնչափ որ աստուածային պաշտօն սկրաւ մտաւցուիլ հօն, բայց և այնպէս արտաքին շնչքերն աարտելու համար մեծ բազմութիւն գործաւորաց և արուեստաւորաց կը զրագէր ցորչափ Տէրն մեր ապրեցաւ աշխարհի վրայ։ Քրիստոսի գալուստը կատարեց Անդեպայ մարդարէս թիւնը, Անգ. Բ. 9, Մազմ. Գ. 1։ Հերովդէսի տաճարն աւելի մեծ էր քան Զօրաբարելի տաճարը, ինչպէս որ Զօրաբարելինը մեծ էր քան Սովոմանինը։ Քանզի մինչ երկրորդ տաճարն էր եօնանասուն կանգուն երկայն, վաթսուն կանգուն լոյն և վաթսուն կանգուն բարձր, Հերովդէսինն էր հարիւր կանգուն երկայն, եօնանասուն կանգուն լոյն և հարիւր կանգուն բարձր։ Արտհին բարձրաւթիւնն էր նոյնպէս հարիւր

կանգուն, և երկուստեր հնդեւաստան կանգնով չափ երկնցած բռւն շինուածէն գուրս : Բոլոր Հրեայ մատենագիրը շատ կը գովեն այս առճարը շնուածոյն գեղցիութեան, մեծագործութեան համար : Հինուած էր ոպիսակ Մարմարիսին, ճարտարագործ և յօրինեալ մեծամեծ քարերով, յորոց ուսուց էրն ըստն և հինգ կանգուն երկայն, ութ կանգուն բարձր և երկուստան կանգուն թանձր : Այս կախարկէ անտարակոյս Մարկոսի ծգ. 1, և Ղուկասու ի. Ա. 5 համարներն . “Ու երրոր առաճարէն գուրս կ'լէր, իր աշտակերտներէն մէկը բռաւ իրեն, Վարդապետ, նպյէ ինտոր քարեր են՝ և ինչ կերպ շէնքեր :” Ղուկաս կ'ըսէ “գեղցիկ քարերով զարդարւում :” Այս առաճարին զարդերէն միոյն նկարագիրը տես Այզի բարձրին տակ :

Այս հյակապ շէնքը, որ կը բարձրանար իբրև սոկեղն և ձիննեղն լիս, և էր ի զարմացաւն և ի նախանձ աշխարհի, անցու և գնաց յաւիտեան : Ըստ մարգարեւութեան Փրկին թէ “քար մը քարի վրայ պիտի չմայ որ ջքակուի,” Մարկ. ծգ. 2, Համայնշեցի զօրականը առ Ֆիտուսիւ յատակեցին բոլոր շէնքը, յամի Տն. 70 : Տաճարին հզին վրայ կայ հիմու երկու մզկիթ, ուր, մինչև մօտ ժամանակ, ոչ Հրէի և ոչ Քրիստոնէի թշյլ տուեալ էր մոնել : Ել-Հարամի գետնոյն տակ կան տակաւին ընդուրձակ կամուրաշն ուղիք և գրմէթք յահճանօթ ժամանակաց, նաև մեծ և խոր ջրհոր և պյկա մնացորդ որ կը ցուցնուն թէ առանը ունէր միշտ առատ և անսպաս մթեւք դրց որց մէկ մուսը թերևս կու գար գեհնոնէ Եզեկիայի ջրմզով, և միւս մասը Սոզոմոնի աւազաններէն, և կը հոսէին կուսին ազրերէն և Սելլվիոյ աւազանէն : Այժմու գետնոյն արտաքին պատերուն մէջ կը տեսնութիւն շատ տեղէր մեծամեծ քարինք, որ յայտնի է թէ յին պատերէն են : Հիւսիսոյին արեմուեան անկեան մօտ քանի մը յազթ քարեր կը թուրի թէ էին կամարի մը իսարիսիր, կամ մասն բարձր կամըջն որ ի սկզբան



էր ճամբրոյ տաճարին գետնէն Այսն լեռն անցնելը, և անտի սակաւ ինչ գեղ ի հիւսին էր հաշտկաւոր հրապարակն որ էր ողբոյ սեղի Հրէից :

Թագաւորաց ժամանակ Ղետացիք իբրև գոնապան կարգաւ պահպանութիւն կ'ընէին տաճարին, Ա. Մնաց. ի. Զ. Բ. Մնաց. ի. Գ. 19 : Իսկ Հռովմայիցոց հիւսինութեան ժամանակ Հռովմայիցիք պահանդարաց յահճանօթ էր Անձնանեան կոչուած ամուր աշխարհան իւր այլեայլ գաւկիթներով և տմբութիւններով որ կից էին տաճարին գետնին ի հիւսիսայ, և աշխարհին տաճարին գետինը երթալու համար կոյին անցք թէ՛ զերէն և թէ գետնին տակէն, Յահէ. ԺԲ. 12. Գործ. Դ. 1. Ե. 26. Ի. Ա. 31-30 :

Բարեկայցած Հրեայք միշտ մեծապէս կը սիրէին և կը պատուէին տաճարը, Ասղմ. ԶԴ. : Նաև րոյր ժողովուրդն, պյկայլ պատճառագը, իրենց պարծանք կը համարէին տաճարը . շտուերն ունէին նաև սնապաշտական և կռապաշտական հաւատք առ այն : Ռւստի սովորական ամբաւանութիւնն էր բռել, “Տաճարին գէմ հայէյեց :” Այս ամբաւանութիւնն երեկի միջոց էր ու ամբ մողովուրդը գրգռելու Քրիստոնի և առաքելց գէմ, Մատթ. ի. Զ. 61. Ի. 40. Յահէ. Բ. 19, 20. Գործ. Զ. 13. Ի. Ա. 27-30 :

Տայանիս, շատ հին քաղաք առողին Եգիպտասի, Թօու. ԺԴ. 23, Նեղոսի Տանիսի բազին վրոյ, և կը կոչուեր ի Յունաց Տտնիս, այժմ՝ Սան: Եր քաղաք արքունի, Խո. ԺԹ. 11. 13. Լ. 4: Այս քաղքին անուամբ կոչուած է նաև շղջակայ տափարակ երկիրն, ուր գործուեցան Ասուռ- ծոյ առաջին զօրաւոր նշանք ձեւամբ Մովսիսի, Սաղմ. ՀՌ. 12. 3: Մեծամեծ կոյսք աւերեալ մեչենից, կոթողք, սփինքսիր, այլովքն հանդերձ, վկայութիւն են այս քաղքին նախի մեծութեան, ինչպէս նաև աւերմանն ըստ մարգարեից, Եղեկ. Լ. 14:

Տապան, նաև որով Նոյի գեր- դաստանն ազատեցաւ ջրհեղեղն, մինչ մարգիսին ազգին մացեալ մասոր կորուեցաւ իւր մեղաց համար Երայեցերէն բնագիրն, Եօթանա- սունք և Յովինեպոս տապան կանուա- նեն այս նաւը: Տապան բառին գոր- ծածեաթիւնը ոս միայն կը ցուցէն, թէ Նոյի նաւը չէր հասարակ առա- գաստաւոր նաւ, այլ ջուրերուն վրայ լորալու յարմար մեծ նաւ: Ուստի կրնանք ըսել թէ էր ժողոարձակ, եր- կայնաճէ և բազմայտր կ ուուն մը որ կը ծածանէր ջուրերուն վրայ, և ու- նէր հարթ կամ սակաւ ինչ աւելի շեղ յարկ կամ ծածկոց: Եւ էր ար- դարձ եւայտարկ, և դուռը կողմէն էր Յիշուած չէ թէ ունէր պատուհան կողմէրէն, այլ ի վերուսա, հաւտ- նականապէս երդ կամ լուսամուտ զրոյ Նոյ շինեց հրամանաւ Ասուռ- ծոյ, իրը կանգնով շափ բարձր, յարկին վրայ, Մննդ. Զ. 16. Բ. 13:

Տապանին մեծութիւնը, եթէ կան- գունն ութեատաս մատ հաշունք, էր 450 սոք երկայն, 75 սոք լայն, և 45 սոք բարձր: Տապանը շինուեցաւ իսիժարեր փայտէ, թէ երես ի նոճոյ, և ծեփուեցաւ ձիւթով, այնպէս որ ջուր չէր անցներ ներս, և էր անտարակյու բաւական ընդար- ձակ մինչև ընդունել ութ անձնիք Նոյայ գերդաստանէն և անասուններ որ պիտի ազատէին ջրհեղեղն Նոյայ հետ, այսինք բոյոր թուշուններէն և սուրբ անտուններէն եօթն եօթն զսդ, իսկ անսուրբներէն երկու եր-

կու զսդ: Անհաւառք և սորիշներ շատ ինդիրներ յուզեցին ժամանակ ժամանակ, և երկար վէճներ եղան տապանին ձևադր և մեծութեան վրայ, ազատուած անասունոց թօւզյն վրայ: թէ տրգեօք այս անասունք անատեն երկիրն վրայ ապրող անասունոց բալո՞ր տեսակներէն էին, բաց ի շրայնաց և յայնց որ կը նշնէն, թէ միան երկրիս մարգարնակ մասին մէջ ապրոց անտուններէն: վէճ եղած է նաև այնշափ բազմութիւն անասունոց տա- պանի մը մէջ բնակեցնելու և պյն- չափ օր կերակրելու գժուարութեան վրայ, այլսպէս հանդերձ: Սուրբ Գիրք կը լուծէ այս դժուարութիւն- ներէն սմանք. մնացեալներուն վրայ վիճել աւելորդ է, քանզի բաւական անդեկութիւն չունիչք իններիները լուծելու: իրնանք ըսել սակայն թէ, սրովինեալ Սուրբ Գիրք կը գովեէ Նոյի հաւատքը և հնագանդութիւնը: յայտնի է թէ անոր ազատումը ե- զաւ հրաշքով: Հրաշքով իմացու- թէ ջրհեղեղ պիտի ըլլոր, և Աս- տուծոյ առաջնօրդութեամբ կարող եղան իւր և իրններուն ազատու- թեան համար հարկաւոր պարտա- տութիւնները տեսնել: Արդարէ ինչ որ Նոյ ինքնին անկարող էր ընել տապանին գաղափարը կազմելու, զայն շինելու և լեցունելու, Ասուռ- ծոյ հրաշալի զօրութեամբ կարողա- ցաւ ընել, ինչպէս որ նոյն զօրու- թեամբ պահսւեցաւ և զերծաւ ջրհե- ղեղն: Ընդհանրապէս կը կարծուի թէ Նոյ ջրհեղեղն 120 տարի առաջ առաջ հրաման ապանք շինելու: Բարդառէ Մննդ. Ե. 32 ընդ Ե. 6 համարին, և Մննդ. Զ. 17 ընդ Ա. Պետր. Գ. 20 համարին: Տապանին յիշատակութիւնը կը գտնեսի հնա- գոյն ազգաց աւանդութիւններուն մէջ: Տես Ձքինեղեղ:

Տապանակ ուխտին, նուիրական արկղ ուր գրուած էին օրինաց տա- ռածագիր տախտակներն, ի վկայու- թիւն սւխտին Ասուռծոյ իւր ժողո- վըրդեան հետ, Ել. ԽԵ. 22. ԼԻ. 29: Տապանակն էր սատիմի փայ- տէ, ներքոյ և արտաքոյ պատեալ ոսկավ, իրը չորս սոք երկպայն, եր- կու սոք և երկիր մատ լայն և բարձր:



Արկղին վրայ շուրջանակի էր ծնօտ զակելէն պատկածե։ Ունէր երկու մէկ կողմը և երկու միւս կողմը, չըս օզակ սակի ընդ որս կ'անցունէին ձողեր կամ լժակներ տապանակին ուսի վրայ կրելու համար։ Նաև լժակներն էին ոսկիապատ, և օզակներէն չէին հանուներ, Ել. 11Ե. 10-22։ Տապանակին կափարիչ որ էր համակ յոսկայ՝ կը կոչուէր ուսութիւն, որոյ երկու ծայրերը կոյին քերովքէք որ գէմ առ գէմ կը կենային և կը նայէին ի խոնարհ, քաւութեան վրայ, զոր և կը ծածկէին իրենց թեւերով, Ել. ԼԵ. 7-9։ Հոս մանաւանդ կը բնակէր Աստուած, ՚Ի Թագ. Ռթ. 15. Ո. Մնաց. Գ. 6, և կը յայտնէր, թերեւ զդատ նշաններով, իւր առաջիկայութիւնը, ՚Ի առ. Ժ. 2. Սաղմ. 2. 1. Հոս կ'ընդունէր պաշտօն իւր ժողովսրդէն, և կու տար իւր կենանի պատգամներն, Թու. Ե. 8)։ Հոս կը մատուցանէր քահանայապետըն քաւութեան տարեկան մեծ զուշը, Երր. Թ. 7, Արրութեանց Արրութիւն կողմուած տեղը։ Վասնորդ Հրեայք քահ զամենային ինչ սուրբ և նուիրական կը համարէին “Ասուուծյա տապանակիր”։ Սրբ կը չունէին անապատին մէջ, քահանայք կը տանէին տապանակը ծիրաննեաւ ծածկուած Խրոսյելի բանակին առջևէն մեծ յարգութեամբ, Թու. Դ. 5, 6։ Տա-

պանակին երեսէն բաժնուեցաւ Յորդանան, և երբ ելաւ տապանակը գետէն գուրս, սկսաւ նորէն վազել գետը, Յես. Գ. 4. Նաև երիբովի պարիսպը կործանեցաւ տապանակին նակին երեսէն, Յես.

Զ. 4-12։

Խրոսյելացւոց Քանան մանելէն ետքը տապանակը մնաց ժամանակ մը ի Գաղգազազ, և աղա անտի տարուեցաւ ի Ակրով, Յես. Գ. 19. Ժ. 43. ԺԲ. 1. Անկէ տարին Խրոսյելացիք տապանակին իւրենց հետ զամանեցաւ ի Արմենիա։

Բայց երբ ֆղաշացւոց հետ կուտեցն, Փղշտացիք գերի տախն տապանակը, Ա. Թագ. ՚Ի. բայց պատճեւովի աստուածաւաց Հարուածով, ետ գարձուցին զայն, որ մնաց ի Կարիաթարիմ, Ա. Թագ. ՚Ի. 1. Սաւուզի թագաւորութեան ժամանակ տապանակին էր ի Նոր Դաւիթ Հանեց զայն Կարիաթարիմէ և տարած Արգեգօսի տունը, և անկէ Ակին, իւր պալատը, Բ. Թագ. Զ., և հուսկ յետոյ Սոգոմոն բերաւ զայն կրուազեմի տաճարը, Բ. Մնաց. ՚Ի. 2. Տապանակը մնաց տաճարը մեծ պատուով, մինչեւ Ցուդոյի վերջին կապաշտ թագաւորաց ժամանակ, որ պղծեցին սուրբ տեղն իւրեանց կուռքերով, պղիպէ որ քահանայք սպիտուածան վերցունել պատանակը տաճարէն, Բայց յետոյ Ցովիսա հրամայեց բերել և գնել զայն սրբարտնը, և պատուիրեց պյևեց շվերցունել զայն անկէ, ինչպէս ըրած էին առաջ, Բ. Մնաց. ՚Ի. 3. Կ'երեկի թէ տապանակը ջնջուեցաւ գերութեան ատեն, կամ թերեւ բարեպաշտ Հրեայք ծածուկ տեղ մը թափացին զայն որ մնաց անյայս, և անյիշատակ։ Տապանակին պականութեան համար էր որ երկրորդ տաճարը չունեցաւ առաջնոյն փառքը։

Թող ուխտին տափառկները զորո Մովսէս դրաւ տապանակին մէջ,

Նկարագրեն այս քաղաքը, գլխաւոր աւերակներուն պատկերներով: Գետը բարի հսկիար, կը՝ Արագածի մեծ հսկաւէն 2,200 ոտք զեր իրեւ մի մզոն երկպայն է հիւսիսէն ի հարաւ, և կէս մզոն լցն, երկու կողմէն կարճ ձորակներով, այնպէս որ ամբողջ շրջապատը թերեւ կայ հինգ մզոն: Հսկիար կը մանուքի հիւսիսէն և հարաւէն ձորակներով, բայց հսկաւին արևելքան և արևելքան մայրը կան անմատոյց ապառածք քարեր, երկու հարիւրէն մինչ հասաւ ոտք բարձր: Գլխաւոր ճամբան գէպ ի քաղաքն է արևելքէն, և կը սկսի քառասուն ոտք բարձր և վաֆտուն կանգուն իրարմէ հեւառ աղառամատներու մէջն, որ երթալով աւելի բարձր և նեղ են և ի վիմափոր գերեզմաններով: Այս մասնաւածապատ հսկաւէն որ մի մզոն երկայն է՝ կանցն առուստակ: լայնութիւնը անգ տեղ երկուուն ոտք միոյն է, իսկ բարձրութիւնը՝ երկու հարիւր լինուն ոտք: Այս նեղ կը մինչ վերջն է Պետրայի շինուածոց շքեզագայնը, կը խօսչն, զոր Պուլը հարտ մէհեան կ'անուանէ, հանգիպակաց աղառամատին մէջ փորուած: Հնո՞ կը սկսի ընդարձակագայն ձոր մը որ կը տանի գէպ յարկեմուտու հիւսիսոյ, կ'անցնի ամփիթէտառոր որ կայ ի ձախմէն ներբառագայն, և կ'երթոյ մինչ ի մեծ հսկաւն ուր է բուն քաղաքն գէպ արևմուտք թէ՝ այս և թէ՝ բոյը ընթերակայ ձորերուն մէջ վիմափոր գերեզմանէ անթիւ են և իրարմէ վեր կարդ կարդ: շատերուն առջն կտն քարափոր աստիճաններ, առանց որոց անմատչելի պիտի ըլլացին գերեզմաններ, ինչպէս կտն գերեզմաններ որ բազումին անմատոյց են, վասն զի փորսուծ են իրր չորս հարիւր ոտք բարձրութեան մէջ: Թուտրուն այնպէս ընդարձակ է որ կրնոյ աւելի քան երկը հազար մարդ մնդունել: Պայտառը, զոր Արարացիք կ'անուանէն տաւն քարաւոնի, այս երան ոչ վիմափոր շինուածներուն գլխաւորն է որ ցարդ մնացած է բաւական անեղծ ժամանակին հարուածներէն, անաստրակոյս եր հոյակապ շէնք: Հսկաւն մէջ շատ անեղեր կան ցիր և ցան աւերակէ հասրա-

կաց շինուածոց, և ինցեղէն անօթ այ կոտրուածք: Գետակը կամ հեղեղար կը հսու հսկաւին մէջն գէպ աւեմուտք, և գուրս կ'ելլէ նեղ կը մնէ: մը նման այնմ ընդ որ կը մանէ: Գեղեցիկ մէհեաններէն մին, Տէիր, կը կինոյ կանգուն արևմտեան կողմէ: Փարուած է կարծր աղառամատի մէջ: ճակատին երկայնութիւնը և բարձրութիւնն են հարիւր յիսուն և երկու ոտք, և խօսարհագայն սիւներն, որ կիսով չափ գուրս են աղառամատին երեսէն, ունին ութ ոտք արտամոգիծ: Ամրող շէնքին վայել չութիւն տուած է մանաւանդ գեղեցիկութիւն քարին որմէ շինուած են այս ամենոյն շինուածք: Գորդն է աղիւ և կահուզ աւաղաբար, երփն երփն, գրեթէ ամէն դյն, կարմիր, ծիրանեցյն, ուե, ողիստակ, երկինացյն և դեղնն, կարմիստառուն վարդագայն մինչ վերագայն քան զանդակակ կը կինոյ բաւն աղառամատն իւր բնական խօսութեամբ և պերճութեամբ: Նրանշան և գեղեցիկ անսրանն ամրող կը թազու տեսնողն մոտաց վրայ աղառամատն թիւն մը զոր ոչինչ կրնոյ ջնջել: Պետր եր հին քաղաք, ամսւր բերդ և գարերով կեդրոն վաճառականութեան: Էյ գլխաւորն հարիւրաւոր քաղաքոց մէջ որ կը ծածկէին այս գտակոյ այստանին որ անոր պիտ մու վիճակն հաստատութիւն է ողի կանոււի մարդուրէք կանիսու խօսեցան անոր անկումը, միոյնութիւնը և ամայութիւնը ոյնպէս յայտնի որ անոր պիտ մու վիճակն հաստատութիւն է ողի կանոււի մարդուրէք կուռիւթ թէկ քու բայնդ արժեւի պէս բարձրերը շինես: Քեզ անկէ պիտի իջեցնեմ, կրու Տէրը: Երեմ: Խթ 7-22: Տես և ես: Լ.Դ. 5-15: Եղեկ: Լ.Ե. Ցովել: Գ. 19: Ամազ: Ա. 11, 12: Արդ. 3-16: թէ երբ աւերեցաւ այս քաղաքն յայտնի չէ և կ'Պետրա կային քրիստոնեայ եկեղեցիներ հինգերորդ և վեցերորդ գարուն, բայց 536 էն եացը շնէ յիշուիր պատմութեան մէջ:

Վինակ առէպ կը նեաւէին Հբեկոյ:

ինչպէս նաև ուրիշ հին ազգեր, երբ դիմանալ կ'ուղէին Աստուծոյ կամքը, երբ կը գտնուէին տարակութիւնը մէջ և չէին դիտեր թէ ի՞նչ որօշում ընել պէտք էր, Սազմ. իթ. 18. Առաջ. ժԶ. 33. ԺԲ. 18. Վիճակը շատ անդամ դարձածուած է հրամանաւ Աստուծոյ. Երկուասան ցեղից բաժիններ վիճակու որոշուեցան, օւստի և իւրաքանչիւր ցեղից բաժինը կը կոչուէր անոն ժամանակութեան վիճակը, Թու. իթ. 55, 56. Սազմ. ձիթ. 3. Արձակելի նոխոզը կ'ընտրուէր վիճակաւ, և քահանայից դառակարգութիւնն ի պաշտօն՝ կ'սորշուէր նզյանէս վիճակաւ, Ղետ. ժԶ. 8. Ա Մհաց. իթ. 5. իթ. 8. Նշյա միջացաւ գտնուեցան Աքար, Յովնաթան և Յազնան իրեւ յանցաւոր, Յետ. ի. 14. Ա Թատ. ժԴ. 41, 42. Յաղ. Ա. 7. և Աստաթիք վիճակաւ ցուցուեցաւ ի Քրիստոսէ լինել առաքեալ փոխանակ Ցուդոյի, Գործ. Ա. 26. Վիճակարկութեան համար ընդհանրապէս կը դորժածուէին կողինք, որոց միոյն կամ ոմանց վրոյ կային նշանք. այս կոտիճները նետեւ Հանդերձի մը դրապար կամ իսորցը, կամ սուրբու և կամ գլխանօցի մը մէջ, կը թօթնուէին, և ապա կը սկսէին հանել վիճակը, Առաջ. ժԶ. 33. Յազմ. ԺԲ. 24. ԶԱՍտուծ իրեւ ամենախնամ և ամեն բանի կարգաւորի ճանչցող հաւատացեալք, ոչ հասորակ աշխարհային, այլ կրօնական կամ կարեւոր որոշմանց համար վիճակաւ կը դիմէին առ Աստուծ, և Աստուծ այս միջոցով կը յայտնէր անոց իւր կամքը.

Վիլապ, պատպահ թարգմանուած է Երբայեցերէն բառը որ կը նշանափէ ծալվյան ճիւազ, ոճ վիթիարի, այլընքն հանդերձ. Այսպէս ԲՕք. լթ. 33. Երեմ. ՄԱ. 31, և Յայտ. ԺԲ. վիշապ բառը թուի նշանակել ոճ անարի. Ես. իթ. 1. ՄԱ. 9. Կղեկ. իթ. 3. համարներուն մէջ նշյա բառը կը թուի նշանակել նհանգ գետյա, այսինքն կարդիրոս, կամ մէծ ծալվյան ճիւազ, իսկ կ'զբ. Դ. 3 համարին մէջ կը նշանակէ անօսակ մը վայրի գաղցան տնօսպատի, հաւատականապէս շնագոյլ (ւդու).

Վիլապի աղբիւր, ՆԵԵՄ. Բ. 13. Հաւանականապէս էր աղբիւրն գեհնի, Երուսաղեմի արևմտեան կողմը, Վկայ, որ կը հաստատէ թէ գետէ կամ ակնատես է այս ինչ բանին: Բայ օրինաց Մովսիսի իրեւ մոհու արժանի յանցաւոր ամբաստանեալ անձ մը գտատապարտելու համար երկու երգուեալ վկայ հարկաւոր էր, Թու. ԼԵ. 30, և եթէ յանցաւորը քարփութէր, վկայները պարփէին նետել առաջնի քարերը, ԲՕք. ԺԳ. 9. Գործ. լ. 58. Առաքեալք էին վկայ իրաց զորս կ'աւետապահէին աշխարհի, Գործ. Ա. 8. 22. Բ. 32. Բ Գետ. Ա. 12, 16-18. և Գրիստոս է “հաւատարիմ վկայ”, երբ կը պատմէ մարդոց երկանյին բաներ, Յազմ. Գ. 12. Յայտ. Ա. 5. “Նախնի եկեղեց” դիւցազունք, պատմէն մարդիրսոց, են “վկայբ”, հաւատոյ զօրութեան, Երբ. ԺԲ. 1.

Վկայաւորիւթ, Աստուծոյ ամբողջ յատնութիւնը որ կը ցուցնէ մարդոց թէ ինչպէս հաւատալու, գործելու և յուսալու են, Սազմ. ԺԲ. 7. ՃԺԲ. 88, 99. Ա Կորիթ. Ա. 6. Յայտ. Ա. 2. Օրինաց երկու քարեցէն տակաւակները տեսանելի “վկայութիւն” էին Աստուծոյ ուխտին իւր մազովըրդեան հետ, ուստի և ուխտին տապահեակ կը կոչուէր երբեմն վկայութիւն կամ տապահակ վկայութեան, Եւ. իթ. 22. ԼԳ. 29. Տետ Տապահակ, Վինակ. թէ ինչ կը նշանակէր ի հնուն այս բառը, կամ թէ ինչ էր Հրեւը գաղտափարն վհուկներու վկայ, յայտնի է ինդովիր հարցուկ կնոյ պատութեան լին կին անառեն կը ճանցուէր կամ կը կարծուէր կարող գեեր և մ. ա. ելոց սպիներ կանչելու և անօնց բան հարցունելու և ապոգան սորվելու. Այսպէս կը տեսնուի թէ վհուկներն այն առեն կը համարուէին ինչ որ կը համարուին առ մեր կախարդք, այսինքն ընտանի դիւցա և սգւոց մեռելոց: Երբ Սուրբ Գիրք կ'արգելու վհուկներու կամ կախարդներու իրթալ, այս անուններով կ'իմանայ, միշտ զիւաց և սգւոց հետ հազըրդ կարծուած անձնը:

Հին կախարդաց համար կը կար-

ծաւեր նաև թէ գիտեին մարդոց ապագան գուշակել, և գիտակ էին գաղանի զօրութեան տարերաց, երկնային մարդոց, այլովքն հանգերձ: Ողիներու հետեւ կարծեցեալ հազարդակցութեան սուսութիւնը ածկելու համար կախարդք սովոր էին գեղեր գործածել, նիւթեր ծիել քիմիական հնարինք, կորդայով և պյալ: Պյալ խորչը գտաւոր նշաններով աչ և զատկաառներ ազգել սնապաշտ և գիւրահաւան ժողովրդեան: Վ. հիւթեան տեսակներն էին քաւ դէութիւն, հմայութիւն, գիւթաթիւն և ասունց նման խարէական արութեաց զրոյ նշանիւն կ'արդելուն Սուրբ Գիրը, Բ. Օք. ԺԲ. 10-11: “Ճեր մէջը ցատնեսի տնանկ մարդ մը որ իր ազան կամ աղջիկը կրոհէ անցընէ, կամ սազդ նայի, կամ գուշակութիւն, կամ հմայութիւն և կամ դիւթութիւն ընէ, նաև կախարդ, կամ վըհուկ, կամ նշանագէտ, կամ մեռելուհմայ չգտանաք: Այս անուններէն կը տեսնակ թէ սնապաշտութեան ուսոր ձեւք կային յարելս առ Մազլսիւ, ինչպէս կան այսօր: Անոնք որ գիտեն զայժմու Ասորին և զլքարացին՝ կ'ըսնեն թէ ծեր և մանուկ, ամէն ազանգէտ, առ հասարակ կը հաւատան ակնչարի (նողը), գիւթութեան (պէտի), յաւթից, թժմանաց (Եղբայր, Խառնի), թափչութեան և երդմնեցութեան զայժմութեան, և թէ այս սնապաշտութիւնը ազգանուիր ազգեցութիւն ունին տրեւելանց կենաց վրայ: Արդի մեսմէրականութեան կամ մագնիստոցներու նման բան մը կ'ըսնեի թէ կոյ Արևելեաց մոցական կոյուած հնարից մէջ անծանօթ ժամանակներէ հետէ:

Այսպիսի յիմարական խարեւութիւնը խարի արգելեալ են ի Սուրբ Գիրը, և այս խարեւութիւնը գործազնէնին ընդհանրագէտ մահս պատճէ կ'ընդունէին: Այսպիսի անձինչ կը համարուէի կրտպաշտ, տպէտք միպնայ Նշանարտին Աստուծոյ, և անոր թշնամի զօրութիւններէն օգնութիւն փնառազ: Կախարդք և գիւթք գիտէին մէէ պյանչափ աւելի յաջորդութիւն կ'ընային գտնել, որչափ աւելի կը ակարածար մարդոց յշան և ա-

պաւինութիւնն առ Ամենակալին, և կը վերնար մէրն և հնազանգութիւն անոր աստուծապային կամաց: Ով որ Աստուծմէ կը վախնայ երկիւղ չունի ուրիշ բանէ, իսկ ով որ, Սաւազի պէտ, Աստուծմէ կը հնառայ, ոչ ուրիշ կը գտնէ օգնութիւն և միթթարութիւն: Տես Ենթավր, և Կախարդ:

Վրան: Վրաններու տակ ընակել ընդհանուր էր հին ատենն արեկելեան ազգաց մէջ, Ծննդ. Դ. 20. սրբչետե անոնց կեանիքն հովուական էր, հարկ էր տեղէ աեզ երթալ արօտի համար, աւազի պէտք էր որ ընակարունք յարմար ըլլացին այս Թափառական կենաց, Ես. Լ. 12: Նահապետք, Արքահամ, իսահակ և Յակով վրանարնակ էին, Ծննդ. Ժ. 1. Երբ. Ժ. 9. և իսրայելացիք Եղիպառուս եղիւէն եռքը, իրենց ըստոր պանդիմառութեան ատեն անապատին մէջ մինչեւ որ խստագետալ երկերը ժառանգեցին և մասամբ իւլի նաև յետոյ, կը ընակէն ընդ վրանու: Աստի է այն խօսքը, “Ով իսրայէլ, ամէն մարդ իր վրանը գտանայ,” և որ ի կարգին, Դաս. Ե. 8. Բ. Թագ. Ի. 1. Դ. Թագ. Ը. 21: Արդարի արեկելցիք, ալր, կանայք և տղայք, ընդհանրապէս բացօթեայ կ'ապրէին, ինչպէս յայտնի է Նոր կոտիկարաննին պատման թիւններէն: Նոյն կը տեսնուի նաև այսօր: Մարմանացիք, Փաշանացիք, Արքի, Քամեանք, Հագարացիք և Գուշեանք կը յիշուին ի Սուրբ Գիրս իրին վրանարնակք Բայց թափառական և վրանարնակի կենաց կողմանէ նշանաւորագոյն ազգ են Արքացիք, որ իսմայելի ժամանակէն մինչեւ ցայտմ սովոր են ընակել վրաններու տակ: Այսինքան յեղափոխութեանց մէջ որ իշխանն յիշանան փոխեցին թագաւորութիւններ, այս Թափառական ցեղք գեռ. կը նակին վրաններու մէջ, ստուրակ և վուրենի, ինչպէս էին նախնիք նոցա: Սակայն վրանարնակ կեանք սկզբան չէ միայն Արքացւոց, այս սովորութիւնը բոլը Ասիզ մէջ կայ:

Վրանք կը շնուռին ընդհանրապէս թանձր կտաւէ, որ կը արածաւրին

Հազերս վրայ, և ամէն կողմանէ կը քաշուին չուանհերօք որ կը կապուին գետինը գամուած ցիցերս : “Արտնին ցիցը որով Յայէ, վարսեց Աբուրոյի գլուխն էր սեպածե փայտ վրանի, Դատ . թ. 21 : Տես իս . ԼԳ. 20. թ. 22. ԾՊ. 2 : Ասուծոյ առնը և երկինք Ասուրը Գրոց մէջ կը կոչուին վրան կամ իրան Եհովայի, Ասզմ. ԺԵ. 1. ԶԴ. 1. ԵԲ. ԾՊ. 11 : Նդիպէս մարդուս մարմին կը կոչուի վրան հոգւոյն, որ կը քակասի մահսւածք, թ. Կարնիմ. Ե. 1. Բ Գետ . Ա. 13 :

Արածք գոյնադայն են . սկ, ինչպէս վրանք կեդարու, Ասզմ. ՃԻ. 5 Երգ . Ա. 5. Կարմիր, այսինքն շիկակարմիր առուէ, դեղին, այսինքն ժայռուն սոկիէ, սպիտակ, այսինքն կոսւէ, Են նաև այլեւոյլ ձևով բրայրակ, այլք երկայնաձև, գրեթէ նման վեր ի վայր գարձատ նաւի : Ասուցոց երկրին մէջ վրանք կը շինուին բնդհանրապէտ խորդէ, այսինքն այծի մազէ զոր կանայք կը գործէն, Եւ Լ. ի. 26 : Արարացւոց վրանինքն են այծի մազէն սկ, կամ նաև ուրիշ ազգեր որ նոյն նիւթէն կը շինեն վրան, բայց ոչ ընդհանրապէտ : Կըսուիք թէ Ասկազնի եղիսաբացի և Մարտիանացի բնակչոց վրանինքն սպիտակ էին : Տարուին կըսէ թէ Արարացի եմբրի մը, սրուն այցելութիւն ըրաւ, վրանք աարրեր էր ու. ըիշներէն, այսինքն էր սպիտակ առուէ : Արարացի շէնիք սննենալու են շատ վրանինք իրենց համոր . իրենց բնանեաց համար, և այցիլուաց համար, ինչպէս նաև հապատաց ժամանակ Յանկը ուներ ուրոյն վրան իրեն համար, Լիսյի, Հոռորելոյ և անոնց նածիշտոնիներուն համար, ԾՊ. Ա. 33. Դատ . թ. 17 : Ստոկյն, բնդհանրապէտ, իրարացնչիւր բնտանեաց համար մէկ վրան բաւական էր, իթէ վրանը մեծ էր, վարագոյներով կը բաժնուէր այլեւոյլ մաս :

Արեժիմանքիր : Տես Արեան վրէժինքիր :

Արեժիմանքրիւմ, թ. Օր. ԼԲ. 35 Հասմ. ԺԲ. 19. ԵԵԲ. Ժ. 30, կը նշանակէ պատուհասիչ արդարութիւն որ յատուկ է Ասուծոյ,

և տարրեր մարդոց անձնական վրէժինդրութիւնն էնէն կամ քինափնդրութենէն : Ասուծոյ արդար վրէժինդրութիւնը կը նշանակէ նաև Գործոց ի. թ. և համարին “իրաւունք” բար, թէկպէտ շատերը կը կարծեն թէ բնակիչք կզզւյն պյն բառով կիմանայիր արդարութեան աստիւտածունին դիմէ, զոր Յանկը և Հոռոր մայքիք կը համարէին գուստոր Արամագդոյ, և կը սոսկոյն անկէ իրրե ազատ, արդար և անզգքելի աստիւտութենէ :

S

Տապանդ : Կը սովորական կշիռ ի մէջ Հրէից, Յունաց և Հռովմայից-ւոց, բայց շատ տարրեր էր պլանավորիները և միենայն երկրին պյկառւ աւզերը : Նոր կոսկարանն էնջ տաշներ է անօւն գրաւոյ : որ յառաջ ժամանակաւ կը հաշուուէր կշառով : Ուսի աազանդ կազուած գրամին արժագութիւնը տարրեր էր պյկառւ երկրիներ, բայց շափոյ տազանդ կոչուած կըսէն որ առէն տեղ միօրինակ շէր : Նոր կոսկարանն մէջ յիշուած տազանդն հաւանականապէտ էր Հրէակին զրամ, և կը գործածուի միոյն ցացենքն մեծ անորոշ գումար մը : Մատթ . Ժ. 24. Ի. ի. 14-30 :

Տաղաւար, հրւզ կամ իրճիմ որ ընդհանրապէտ կը շինուի գետինը ձազէր անկերով և վրան ձածկելով կանաչ պատովք : Տաղաւարահարաց մեծ տօնն այսպէտ կազուած էր, վատն զի Հրէից օրէնքը կը պատուիրէր տաղաւարներու տակ բնակել պյն տօնին օքրը, Ղեա . Ի. Գ. 40-42. Նէեմ . Ը. 14 : Տես Խօրան :

Տանար, շինուած, Ասուծոյ մատանառներկայսութեամբ ը օրբուած և անոր պաշտօնին նուիրուած : Տանարին ուրիշ շինուածներէ տարրերութիւնն յայնմէ է, որ տանարն է բնակութիւնն Ասուծոյ, ուստի հեթանոսոց տանարներն որ են մեհետնը ունեին կուռքէր, բայց նշարին և կենդանին Ասուծուած կըրնակէր “ի մէջ քերսպէից”, Արբութեանց Արբութեան մէջ նրուազէմ : Ասի, պյլարանքէն ասնաւելով :

տաճար են՝ Գրիտոսի և կեղեցին, Բ. թես. Բ. 4. Յայտ. Գ. 12. Երկինք, Սաղմ. Ժ. 4. Յայտ. Ե. 15, և հաւատացելով հոգին յօրում կը բնակի Հոդին Սուրբ. Ա. Կորնթ. Գ. 16, 17. Զ. 19. Բ. Կորնթ. Գ. 16.

Բարեպաշտու Դաւիթ, սորվելով աստուածովին յայտնութեամբ թէ զԵրուազէմ ընտրած էր Աստուած իրեն առջի բնակութեան, սկսած պատրաստութիւններ ընել Ենովայի համար այնպիսի տաճարի մը շինութեան որ փաքը ի շատէ զպյելէր անոր աստուածային փառաց. Բայց այս պատիւը պահաւած էր Դաւիթի սրբւոյն և յանդրին Սաղմնի, որ պիտի ըլլար խաղաղատու թագաւոր, և ոչ Դաւիթի պէս որ շատերու արիւն թափած էր պատերազմներու մէջ, Սակոյն Դաւիթ ժողովը մեծ բոցմանթիւն սկիզբ և արծաթոյ, պղնձոյ և երկաթոյ և ուրիշ նիւթոց այն տաճարին շինութեան համար, Բ. Թագ. Ե. Ա. Մնաց. ԻԲ.

Այս հոյակառ շնուռածը կանգնելու համար ընարուած առջին էր Մորիա լեռը, Մնաց. ԻԲ. 2, 14. Բ. Մնաց. Գ. 1, որոյ գագաթն ի սկզբան անհարթ էր, և կողերի անձեւ, բայց Հըրեայք սիրելով այն առջը, կուզէին հարթել և ընդարձակել զայն: Աստուածային ճարտարապետն որ վկայութեան խորանին գաղափարը տուած էր անապատին մէջ Մոփսի, այսինքն՝ Ալուսուած, նայն տուած այս շենքին ուրաւագիր և գաղափարը, և տաճարը շինուածու ճիշտ խորանին ճեզվ, միայն քան զայն շտա աւելի մեծ: Նաև տաճարին պաշտամն համար զարդածուած նուրական սպառը նոյն և նման էին սպառուց որ կը գործածուէին խորանին մէջ, միայն ոմանք աւելի մեծ էին ըստ ընդարձակութեան անարմն որուն կը վերաբերէին: Տաճարին հոյակառ շինուածը հիմնարկուեցաւ Սաղմննէ 1011 ին նախ քան զիր, իբր չորս հորիւր յիսուն տարի յետից յԵղիպտոսէ և շինութեան խորանին, և աւարտեցաւ 4004 ին, տեւած իբր եօթը աարի և վեց ամիս: Մեծ հանգիստ նուրաւեցաւ անարն ի պաշտօն Ենովայի, որ հանե-

ցաւ յայտնի կերպով յայտնել հանիւր փառքը, Բ. Մնաց. Ե. Ե. Տաճարին ճակատը կամ մուռըն էր արենելեան կողմը, ուստի և գէմ յանդիման ձիթենեաց լերին, ուր կեցուզն չքեզ և պանչելի կ'երեւ տաճարը Բուն տաճարն, այսինքն անոր շինուածը, որ կը պարունակեր Արածն, Արքարանը և Արքութեան Արքութիւնը, նուրիական տեղույն փոքր մասը միայն կը բռնէր, և ունէր շուրջանակի գաւի միններ, սենեակներ և ուրիշ օթեաններ, որ քան զբան տաճարն շտա աւելի ընդարձակ էին: Գետը և գետանալ որ տաճարը բառը չի նշանակիր միշտ բռն չենքը, այլ շտա անդամն նաև արտաքին գափթները միանգամայն:

Սողոմննեան տաճարին փայ մեզի հասած նկարագրութիւններէն անհնար և օւնենալ ճիշտ գաղափար անոր մատերուն և այս մասանց մեծութեան փայ, այնպէս որ կարենայինք տալ բաւական և յստակ աեզզէնութիւն մեր ընթերցողաց: Զնիք գուներ երկու հեղինակ որոց նկարագրութիւնը համաձայն գան իրարու: Հետեւեալ սեղեկութիւնը կրնայ գէթ ընդհանուր գաղափար մը առաջ այս շնչքին փայ:

Բուն տաճարն էր եօթանտօսն կանգուն երկոյն, այսինքն, սրահը տառն կանգուն, Գ. Թագ. Զ. 3, Արքարանը՝ քառասուն կանգուն, համար 17, և Արքութեանց Արքութիւնը՝ քսան կանգուն, Բ. Մնաց. Գ. 8: Խոկ լոյնութիւնը, թէ՛ որահն, թէ՛ Արքարանին, և թէ՛ Արքութիւն Արքութեանց, էր քսան կանգուն, Գ. Թագ. Զ. 2. բայց որահն բարձրութիւնն աւելի էր, ուստի և ոչինչ նուազ քան հարիւր և քսան կանգուն, Բ. Մնաց. Գ. 4, այսինքն, քսան զբարձրութիւն միւս մասանց չորս անգամ աւելի: Արքութեանց Արքութիւնը զատուած էր Արքարանէն թաճար զարտարուող, Ղուկ. ԻԳ. 45, և էր թերեւ բոլորովն մութ, Գ. Թագ. Բ. 12, բայց Աստուածոյ փառացը համար որ կը լ.

տաճեր զայն, Հիւսիսային և հարավային կողմէ, և Արտաքանին և Արդրութեանց Արդրութեան արևմտեան ծայրը, կամ բալոր շենքին բոլորափառ, մէկ կողման սրահին ետևէն մինչև միւս կողման սրահին ետին, կային կից ուրիշ շենք, որ կը կանուէին քաղի սենեակներ, և էին եռապարկ, իւրաքանչիւրն հինգ կանգուն բարձր, Գ թագ. Գ. 10, և գուրսէն կից էին տաճարին պատի, Այսպէս քաղի սենեակներուն երկը, յարկը միագագամայն էր հնդեասան կանգուն բարձր, ուստի և կը հանեն տաճարին կողմերուն և ծայրին բարձրութեան մինչև կեսը, ոյնպէս որ պայ շինուածներէն վեր պատին վրայ մացած էր բաւական տեղ պատուհանից համար որ լցու կու տային տաճարին, համար 4:

Սպազմնի տաճարը կը թուի թէ շուրջ պատեալ էր երկու մեծամեծ գաւիթներէ, ոյն էն ներքին գաւթէն որ էր „քահանայից.“ Գ թագ. Գ. 36. Բ Մնաց. Դ. 9, և արտաքին գաւթէն, որ էր „իորայելի.՝ Այս գաւիթներն զատուած էին „միջնորմով.՝ և ունեին սենեակներ քահանայից և Ղետացոց համար, փայտի և ձիթյ և պլլ ոյնպահեաց համար, Ա Մնաց. Ի. 12. Յաջորդ նկարագրիր քրիստուք ժամանակ տաճարին գաւիթներուն համար է.


“Հեթանոսաց գաւիթն” այսպէս կոչուած էր, զան զի ամէն ազգէ մարդիկ կրույքին մտնել հոն: Այս գաւթին գլխաւոր մուտն էր արևելեան կամ Շուշան կոչուած գունէն, որ տաճարին գլխաւոր դուռն էր: Այս էր արտաքին գաւիթը, և տաճարին գաւիթներուն մեծագոյնն էր, և կ'ըսուի թէ աարածութիւնն էր հարիւր քատն և ութ հազար քառակուսի կանգուն: Այս գաւիթը կը զատէր միւս գաւիթներն և նոյն իսկ տաճարը: Արեւելան կամ արտաքին գունէն տաճարը գացողները նախ այս գաւթէն կ'անցնէին, տապա կանանց գաւթէն, ապա իսրայելի գաւթէն, և հուսկ յետայ քահանայից գաւթէն: Այս արտաքին գաւիթը բաժնուած էր կանանց գաւթէն երկը կանգուն բարձր

վանդակագործ որման, և սիւներուն վրայ կար էր որ մահու պատճով կ'արգելէր հեթանոսաց և անուրդ մարդոց անգին անցնել, Գործ. Ի. 28. Եփես. Բ. 13, 4: Քրիստոս այս գաւթէն արտաքրեց զահի համար հետու տեղերէ եկաղեթուն արջա և ուրիշ անասուն վաճառողները, Մատթ. Ի. 12, 13: Պէտք չէ մոռնալ զայնագոյն կճէ յօրինեալ գեղեցիկ քրիստոնակը, և “որտէներուն կամ վրան գոյց ծնեմիներն որ սիւներու վրայ շինուած փառաւուր վերնատուններ էին: Արեւելան, արևմտեան և հիւսիսային կողմի գաւթիթ ունեին միւնցն մեծութիւնը, բոյց հարաւայինն աւելի լոյն էր: Սոզմոնի սրահ կոչուածն, Յափ. Ժ. 23. Գործ. Գ. 11, էր գաւթին արեւելան կողմը կամ ճակատը, և պազէս կոչուած էր, վասն զի Սոզմոնն շինած էր զայն բարձր որմայ մը վրայ կեդրոնի հեղեղատին կողմէն:

“Կանանց գաւիթը,” որ և կոչուած է ի Սուրբ Գիրս “նոր գաւիթ,” Բ Մնաց. Ի. 5, և “արտաքին գաւիթ,” Եղեկ. Խ. 21, կը զատէր հեթանոսաց գաւիթն խրոյելի գաւթէն, և այս վերջնուն արեւելան կողմը էր միայն, և կոչուեր կանանց գաւիթ, վասն զի հօն կու գային կանայց պաշտօն մատուցանել, և անկէ անդին երթաւլ շեին համարձակեր, բոյց եթէ երբ զոհ պիտի մատուցանէին, և անատեն կը մտնէին խրոյելի գաւիթը: Հեթանոսաց գաւթէն կանանց գաւիթը տանող գուռը տաճարին “Գեղեցիկ,” կոչուած գուռն էր, որ կը յեշալի ի Գործու առաքելց. Գ. 2, 10, և այսպէս կոչուած էր, վասն զի դրան վեզիւրը, բարաւոր և կողակը էին գրաւագեալ կորիծացիք պղնձավ: Պաշտօնարկութ կ'ելեին այս գաւիթը քանի մը աստիճան լոյն սահնդով: Այս կանանց գաւթին մէջ “գանձատուն” կոչուած տեղը եղաւ Հրեկից հետ Յիսուսի այն նշանաւոր խօսակցութիւնը որ յիշուած է Յափհանուու Բ. 1-20 համարներուն մէջ: Նշնպէս այս գաւթին մէջ եկան աղօթել փարիսեցին և մաքսաւորը, Ղուկ. Ժ. 10-13,

կողը բժշկուելին ետքը հստ վազեց եկաւ Պետրոսի և Յավիտնու ետևէն, քանդի կանանց գաւիթն եր տեղի աղօթից անոնց համար որ զոհ պիտի ըմառուցանէին, Գործ. Գ. 8. Աղօթքէն ետքը առաքելոց հետ, տաճարին “գեղեցիկ” դուռնէն, ուր կը նոսէր, և նուիրակուն վանդակապատ աէն, երկու առաքելոց հետ դուրս

ելաւ կաղն չեթանուաց գաւիթը, ուր, արտաքին հրազարակին կամ Սողոմնի սրահին մէջ, քարոզեց Պետրոս զիաշեալի Քրիստոս։ Նյոյն կանանց գաւիթին մէջ բանեցին Հրեայք զՊօզոս, կարծելով թէ պղծած եր նա տաճարը՝ մուծանելով հն հեթանոսներ վանդակապատէն ներս, Գործ. ԽԱ. 26-29։




ՅԱՑԱԿԻՒԽ ՏԱՅՄՐԻ, ԹԻՍՈՍԻ ԺԱՄԱՆԱԿ

- A. Արբութիւն Արբութեանց։
- B. Արբարս։
- C. Սեզոն ողջակիզաց։
- D. Վաւազանն պղնձի։
- E. Քահանայից գաւիթ։
- F. Խորայելի գաւիթ։
- G. Դուռն նիկանոր։
- H. Կանանց գաւազ։
- I. Գեղեցիկ դուռն։
- J. Հեթանուաց գաւիթ։
- K. Արեւետն կամ Շուշան դուռն։
- L. Արահն Սողոմնի։
- M. Արահն արքունի։
- N. Արտաքին որմ։
- O. Սենկակը յայլեալու պէտ։

“Խորայելի գաւիթը զատուած եր եանանց գաւիթէն որմնվ որ երեսուն եր արտաքուսաւ, իսկ ներբռուսաւ քան

և հինգ կանգուն միայն բարձր : Այս տարրերութեան պատճառն այս էր որ, որովհետեւ լեռն յորոյ վերոյ կը կենար տաճարը՝ տակաւ կը բարձրանար գեղ արևմուտք, դա իմբք եռ էին մին քան զմբուն բարձր գեղ յայն կոյս : Արևելքին խորոյելի գալիքը ելլելու համար կար սանդուղ մահկան հնգետառան աստիճանօք, և հարկ էր անցնի Նիկանոր կաւուած հյուակագ գանձն : Այս աստիճաններուն վրոյ կենարով Ղետացիք կերգէին “աստիճանաց երգերը”, Գութիքն բոլոր երկայնութիւնն էր արեկելքին արեկմատք հարիւր ութունն և եօթին կանգուն, և լայնութիւնն հիւսիսէն հարաւ : Հարիւր երեսուն և հինգ կանգուն : Այս գաւթին, և զայն պատող սինազարդ սրաշին մէջ, Հրեայք կը կենային ծանր և պատկառելի լուսութեամբ, մինչ անոնց ողջակէնները կ'այրէին ներքին գութիքը, և մինչ պաշտամունք սրբարտնին կը կատարուէին, Դ. ու կ. Ա. 8-11, 21, 22 : Այս գաւթին մէջ և անկէ չըջա-

պատեալ էր “քահանայից գաւթիթը”, հարիւր վաթուսն և հինգ կանգուն երկոյն և հարիւր իննեստասն կանգուն լոյն, և կը բարձրանար երկու և կէս կանգնաւ ի վերոյ քան զդաւիթն որ զնա կը պատէր, և յորմէ զատուած էր սեամբք և վանդակապատով : Այս գաւթին մէջ էր սեղանն պղնձի յորոյ վերոյ կ'այրէին ողջակէնք, ծովն ծուլածց ուր կը լուացուէին քահանայից, և պղնձի կոնքերն զնէնքրու լուացման համար . նաև պէս պէս կահնք և կազմնօք և անօթք զնէից, որ մի ըստ միոնչէ կը յշուրին Բ Մնաց : Դ. զլիսյին մէջ: Պէտք է գիտել հոռ որ, թէպէտ Հրեաց թշոյ տաւեալ չէր մտնել քահանայից գաւթիթը, մինչ խորոյ լի գութիքը կրնային մտնել բոլոր քահանայից, բայց և պղնձի Հրեայ մը կրնար քահանայից գաւթիքը մոտնել երեք պատճառաւ, պյսինքն զնէնի անտառոյն վրոյ ձեռք դնելու համար, զնելոյ համար զայն, և կամ երեցնելու համար անկէ մաս մը :




(Այս գծագրութեան մէջ, ուր տաճարը և անոր սահմանը ցուցաւած է հարաւային կողմէն, ո ո է տաճարին գետինը պատող արտաքին որմը . ա է Ալին լեռան վրոյ արքունի շինուածոյ մը մասը . օ է Տիւրորէն կոյուած կամուրջը, որ զիսին կը կցէր տաճարին հարաւային սինազարդ ճեմնլոյն հետ . ո և թ են դրունք որ գետինին տակէն կը տանէին տաճարին գետինը որ էր վերը . զ է գուռն որ կը տանէր գետինափոր շինուածները . և թ Ոփաղ կոչուած աշտարտէլ, և ո կարմիր երինջ կոչուած կամուրջը կեդրոսի հեղեղատին վրոյ :

Ները, գեղ ի հիւսիս, կը ցացուի տաճարին գետինը հատուածը . օ կը ցուցնէ արեմնեան վանատունը . ձ՝ վանդակապատք . Շ՝ բարձր որմն յետոյ կողմանէ տաճարին . լ՝ Սուրբ Տունը . զ՝ ողջակիզաց մեծ սեզմոնք . ի՝ վրան ծածկուած սիները քահանայից գաւթին մէջ . ի՝ Նիկանոր կոչուած գուռն ի մուտս խօսոյիք գաւթին . յ՝ Գեղեցիկ կոչուած գուռն ի մուտս կանանց գաւթին, և կ՝ Հարաւային վանատունը, որտէ Սովորմնի :

Քահանայից գաւթին բուն տաճա- | գուռն երկուատաս աստիճանաւ, իւ- | րը ելլելու համար կար նյոնպէս սան- | րաքանչիւր աստիճան կէս կանգուն

կաղը բժշկուելէն ետքը հս վազեց եկաւ Պետրոսի և Յովհաննու ետևէն, քանդի կանանց գաւիթն էր տեղի աղօթից անոնց համար որ զոհ պիտի չմատուցանէին, Գործ. Գ. 8: Աղօթքէն ետքը առաքելոց հետ, տաճարին “գեղեցիկ” դուռնէն, ուր կը նստէր, և նույրական վանդակապատէն, տէն, երկու առաքելոց հետ դուրս

ելաւ կաղն չեթանոսաց գաւիթը, ուր, արտաքին հրապարակին կամ Սոզոմոնի սրահին մէջ, քարոզեց Պետրոս զիաշեալն Քրիստոս: Նոյն կանանց գաւիթին մէջ բռնեցին Հրեայք զիօզոս, կարծելով թէ պզծած էր նա տաճարը՝ մուծանելով հս հեթանոսներ վանդակապատէն ներս, Գործ. Խ. 26-29:



ՏԱՅԱԿԱԴԻՆ ՏԱՅԱՐԻ, ՊԻՒՏՈՒՄ ԺԱՄԱՆԱԿ


- Ա. Արբութիւն Արբութեանց :
- Բ. Արբարան :
- Ծ. Անզան ողջակիզաց :
- Վ. Աւազունն պղնձի :
- Է. Քահանայից գաւիթ :
- Ֆ. Խորայելի գաւիթ :
- Գ. Դուռն նիկանոր :
- Հ. Կանանց գաւիթ :
- I. Գեղեցիկ դուռն :
- J. Հեթանոսաց գաւիթ :
- Կ. Արևեեան կամ Շուշան գուռն :
- L. Արտէն Սոզոմոնի :
- M. Արահն ալբունի :
- N. Արտաքին որմ:
- O. Սենկակք յայլեալ պէտու:

“Խորայելի գաւիթը զատուած էր և երկուք ու կէս կանգուն բարձր կանանց գաւիթէն որմով որ երեսուն | էր արտաքուստ, իսկ ներքուստ քանձ

և հինգ կանգուն միայն բարձր : Այս տարրերութեան պատճառն այս էր որ, որսվէտե լեռն յորս վերց կը կենար տաճարը՝ տակաւ կը բարձրանոր գեղ արկմաւաք, գաւիթք ես են մին քան զմիւան բարձր գեղ յայն կոյ : Արևելքն իորոյելի գաւիթք ելլելու համար կար սանդուղ մահկաձն հնգեատասն առտիճանօք, և հարկ էր անցնիլ նիկանոր կոչուած հյակաս գունէն : Այս աստիճաններուն վրոյ կենարզ Ղեացցիք կ'երգեին աստիճանաց երգերը, գաւթին բոլոր երկոյնութեան էր արեկելքն արկմաւաք հարիւր ութաւուն և եօթն կանգուն, և լոյնութիւնն հիւսիսէն հարաւ հարիւր երեսուն և հինգ կանգուն : Այս գաւթին, և զայն պատող սիւնալզարդ սրային մէջ, Հրեսոյք կը կենային ծանր և պատկառելի լուսթեամբ, մինչ անոնց ողջակեզները կ'այրեին ներքին գաւիթք, և մինչ պայտամւնք որրարանին կը կատարուեին, Դուկ : Ա. 8-11, 21, 22 :

Այս գաւթին մէջ և անկէ շրջա-

պատեալ էր “քահանայից գաւիթք”, չարիւր վաթուն և հինգ կանգուն երկոյն և հարիւր իննեստասն կանգուն լայն, և կը բարձրանար երկու և կէս կանգնաւ ի վերց քան զգաւիթն որ զնակամը բաւարձր և սեամիք և վանդակապատով : Այս գաւթին մէջ էր սեղան պղնձի յորս վերց կ'այրեին ողջակեզք, ծովն ծուլածոյ ուր կը լուսցուեին քահանայիք, և պղնձի կոնցերն զահերու լուսցման համար . նաև պէս պէս կահք և կազմամեծ և անօթք զոհից, որ մի ըստ միոյնէ կը յեշուին Բ Մ նաց . Դ. գլխոյն մէջ : Ուսոր է դիսել հսո որ, թէպէտ Հրեկց թոյլ առւեալ չէր մանել քահանայից գաւիթք, մինչ իօրսյելի գաւիթք կընային մանել բոլոր քահանայիք, բոյց և այնպէս Հրեայ մը կընար քահանայից գաւիթք մըտնել երկը պատճառառ, այսինքն զահելի անասնոյն վրոյ ձեռք դնելու համար, զենոյ համար զայն, և կամ երեցնելու համար անկէ մաս մը :



(Այս գծագրութեան մէջ, ուր տաճարը և անօր սահմանը ցուցւած է հարաւային կողմէն, ո ո է տաճարին գետինը պատող արտաքին որմը . ա է Արևոն լեռան վրայ արքունի շինուածոյ մը մասը, ծ է Տիւրորէսն կոչուած կամուրջը, որ զԱրոն կը կցէր ասճարին հարաւային սիւնալզարդ ճեմելուզն չետ . օ և թ բն գրաւք որ գետնին ատկէն կը տաճնէրն տաճարին գետինը որ էր վերը . զ է գուռն որ կը առներ գետնափոր շինուածները . լ է Ռփաղ կայուած աշուարակը, և մ կարմիր երինջ կոչուած կամուրջը կեդրոնի հեղզատին վրայ :

Ները, դեպի ի հիւսիս, կը ցուցուի տաճարին գետնոյն հատուածքը . Ը կը ցուցնէ արկմտեան վանատունը . Ծ վանդակապտաը . Ը' բարձր որմն յետպ կազմանէ տաճարին . Ը Սուրբ Տունը . Ծ' ողջակեզաց մէծ սեղամնը . հ' վրան ծածկուած սիւները քահանայից գաւթին մէջ . ի' նիկանոր կոչուած գուռն ի մուտո իորպեսի գաւթին . յ' Գեղեցիկ կոչուած գուռն ի մուտո կանանց գաւթին, և կ' հարաւային վանատունը, սրահ Սողոմոնի :

Քահանայից գաւթէն բուն տաճար - գուղ երկոստասն առտիճանաւ, իւր ելլելու համար կար նշնակէս սան . բաքանչիւր տաճիճան կէս կանգաւ

բարձր, և կը տաներ նուիրական տեղը, որ թէ որչափ մեծ էր Առզմանեան տաճարին մէջ, նաև թէ որչափ մեծ էին Արքարանն և Արքութեանց Արքութիւնն արգէն խօսուեցաւ: Նուիրական տեղույնի դրան մէջ, և անմիջապէս անկէ դարս դանուած գտնթին մէջ կայսողին դիմոցն էին երկու սրբնքն, Յաքին և Բոոզ, թ Մնաց. Գ. 17. Եղէկ. Խ. 49:

Սոզոմնի տաճարը պահեց իւր նախկին պայծառութիւնն երեսոն և երեք տարի միայն, երբ կողոպատեցաւ Եգիպտոսի թագաւորէն ի Անակայ, Գ. Թագ. Ժ. 25, 26. թ Մնաց. Ժ. 9. Այսուհետեւ պղծուեցաւ և կողոպատեցաւ ստէկ, ոյսինքն՝ Ազայիէլ, Թագավաթիազատէ, Սենեքրիմէ, և յայլըց, Դ. Թագ. Ժ. Զ. Ի. և Հուսկ յետոյ ջնջուեցաւ Բարեկանի թագաւորէն Նարուգոգոսոսորէ 588 ին նախ քանդիր, յետ կալոյ մեալոյ, ըստ Ովերիսօսի, չորս հարիւր քսան և չորս տարի երեք ամիս և սւթօր:

Ցիոնն և երկու տարի աւեր մատէն եռքը, երկրորդ անգամ հիմնարկեցաւ ի Զօրաբարելի և ի Հրէկից որ կիւրոտ շնորհուած արտօնութենէն օգուտ քողելով գարձան Երուսալէմ, Եզր. Ա. 1-4. Բ. 1. Գ. 8-10. Շատ անգամ արգելուելի եռքը աւարտեցաւ շինուած տաճարին, և նաւակտատիք կատարուեցաւ սկսուելն իրը քսան և մէկ տարի եռքը, 515 ին նախ քան զիր. Եզր. Զ. 15, 16. Այս երկրորդ տաճարին լցոնութիւնը և բարձրութիւնը Սոզոմնի տաճարին կրկինն էր. Ուստի և ժողովրդեան լոցն երկրորդ տաճարին հիմնարկութեան ատենը, Եզր. Բ. 12, 13, և գծուծ համարելն զնա քան առաջին տաճարը, Անդ. Բ. 3, որ թէ երկրորդ տաճարին փոքրիւթեան համար էր, այլ քսան զի այս երկրորդը չանձեր տառաջնի ֆառքը. Այս ֆառքը հագնելու համար երկրորդ տաճարն ևս ունենալու էր ոս հինգ քաներն, ոյսինքն՝ տապահակը և քաւութիւնը, Ասուածոյ ներկայութիւնը կամ տեսանելի փառքը, նուիրական հուրը սեղանին զրայ,

ուրիշն ու թաւումիմը, և մարգարէութեան ոգին: 163 ամքը յառաջ քան զիրիստոս պյտ երկրորդ տաճարն ևս կողոպատեցաւ և պղծուեցաւ Անտիքիանուն, որ արգելեց մատուցանել հանապազորդ զոհը, մատոյց խոզենին սեղանոյն զրայ, և խապա խափանեց Եհովիյի պաշտօնը, Ա. Մակար. Ա. 46, 47, և որ ի կարգին: Այսպէս տեեց երկը տարի, և ապա նորոգուեցաւ և պրուեցաւ ի Յութայէ Մակարեայ, որ միւսոնդամ հաստաեց Աստուածային պաշտօնը, և նորէն նաւակատիք ըրտւ:

Հերովդէս, որ Հրէկից ազգային ժաղովյա անդամները, բաց յերկուց, սպաննել առած էր իւր թագաւորութեան առաջին տարին, այս է 37 ին նախ քան զիր. քաւութեան համար որոշեց նորէն շինել և գեղցիկացունել տաճարը: Զայ ընել ուղեց մանաւանդ երկու պատճառակ համար, նախ՝ զառն զի խաղաղութիւն կը վայելէր, և երկրորդ զառն զի խախտեալ և քայքայեալ էր շինուածը: Հարիկաւոր նիւթերուն երկամեայ պատրաստութենէն նպաը, Զօրաբարելեան տաճարը վար առնելեցաւ, 17 ին նախ քան զիր. և քաւառուն և զեց ամքը յառաջ քառաջին զատիկն յետ սկսանից Քրիստոսի իւր պաշտօնը: Թէպէտ ոյս տաճարն ինը տարուան մէջ շինուեցաւ պյնչափ որ տառուածային պաշտօն սկսաւ մնատուցուիլ հնո, բայց և ոյնպէս արտաքին շնչերն աւարտելու համար մնե բազմութիւն գործաւորոց և արուեստաւորոց կը զրաքէր ցորչափ Տէրն մեր ապրեցաւ աշխարհի վրայ: Քրիստոսի գալուստը կատարեց Անդեայ մարգարէութիւնը, Անդ. Բ. 9. Մազաք. Գ. 1: Հերովդէսի տաճարն աւելի մեծ էր քան Զօրաբարելի տաճարը. ինչոյն որ Զօրաբարելինը մնե էր քսան Սոզոմնինը: Քանիզ մինչ երկրորդ տաճարն էր եօթանասուն կանգուն երկայն, վաթսան կանգուն լցոն և վաթսուն կանգուն բարձր, Հերովդէսինն էր հարիւր կանգուն երկայն, եօթանասուն կանգուն լցոն և հարիւր կանգուն բարձր: Արտէն բարձրութիւնն էր նոյնպէս հարիւր

կանգուն, և երկուառեց հնդետասան կանգնազ շափ երկիցած բախ շինուածէն գուրու : Բայր Հրեայ մատենագիրը շատ կը դովին այս տաճարը շինաւածյն գեղեցկութեան, մեծագործութեան և պատուականութեան համար : Հինուած էր սպիտակ Մարմարիոնէ, ճարտարագործ և յօրինեալ մեծամեծ քարերով, յորոց սմանք էին քսան և հինգ կանգան երկայն, ութ կանգուն բարձր և երկուառան կանգուն թանձր : Այս կ'ակնարկէ անտարակոյս Մարկոսի Ժ. 1, և Պուկասու իլլ. 5 համարներն . “Ու երրոր տաճարէն դուրս կ'ելլէր, իր աշխարհուներէն մէկը ըստ իրեն, Վարդապետ, նոյէ ինտոր քարեր են՝ և ինչ կերպ շէնքեր : ” Պուկաս կ'ըսէ “գեղեցիկ քարերով զարդարուած : ” Այս տաճարին զարդերէն միզյն նկարագիրը տես Այզի բառին տաք :

Այս հյակապ շէնքը, որ կը բարձրանար իրեւ սոկելին և ձիւնելին լիս, և էր ի զարմոնցութ և ի համանձ աշխարհի, անցու և գնաց յաւիտեան : Ըստ մարգարեւութեան Փրկչին թէ “քար մը քարի վրայ պիտի շնչայ որ շքակուի : ” Մարկ. Ժ. 2, Հոռոմայեցի զօրականք առ Տիտոսի յատակեցի բարը շէնքը, յամի Տն. 70 : Տաճարին հօղին վրայ կոյ հիմա երկու մզկիթ, ուր, մինչ և մատժանակ, ոչ Հրէի և ոչ Քրիստոնէի թշլ տուեալ էր մտնել : Ել-Հարամի գետնոյն տուի կան առակաւին բնդարձակ կամարաշէն ուղիե և գրբէթք յանձանօիթ ժամանակաց, նաև մեծ և խոր ջրհոր և այլս մնացորդ որ կը ցուցնեն թէ տաճար ունէր միշտ առա և անսպառ մժեւը ջրոյ մէկ մասը թերեւ կու գար դիհունէ Եղեկիոյի ջրլողվ, և միւս մասը Սողոմոնի առազաններէն, և կը հոսէին կուսին աղքերէն և Սելլոմոյ աւազունէն : Այժմու գետնոյն արագին պատերուն մէջ կը աեսուին շատ տեղեր մեծամեծ քարինք, որ յայտնին է թէ հին պատերէն են : Հիւսիսոյին արևմտեան անկեան մօտ քանի մը յաղթ քարեր կը թուռ թէ էին կամարի մը խարիսխը, կամ մասն բարձր կամրջին որ ի սկզբան



էր ճամբայ տաճարին գետնէն Արև լեռն անցնելու, և անդ սակաւ ինչ գեղ է հիւսիս էր հաշակաւոր հրապարակն որ էր սպրոյ տեղի Հրէից :

Թագուարաց ժամանակ կ'ետացիք իրեւ գուհապան կարգաւ ուսհապանութիւն կ'ընէին տաճարին, Ա. Մ'նաց. Իջ. Բ Մ'նաց. Իդ. 19 : Խակ Հռովմայեցոց հիւսիսութեան ժամանակ Հռովմայեցի պահանորդաց յանձնուած էր Անտոնեան կոչուած ամուր աշխարհանի իւր այլակայլ գաւիթներով և ամբութիւններով որ կէց էին տաճարին գետնին ի հիւսիսոյ, և աշխարհէն տաճարին գետինը երթուլու համար կոյին անցք թէ վերէն և թէ գետնին տակէն, Ցոկ. Ժ. 12 . Գործ. Դ. 1 . Ե. 26 . Իլլ. 31-40 :

Բարեկայշտ Հրեայք միշտ մեծապէս կը սիրէին և կը պատուէին տաճարը, Ասղմ. Զ. 1 : Նաև րոյր ժողովրդն, պլիսոյլ պատճառաք, իրենց պարծանք կը համարէին տաճարը . շատերին ունէին նաև մնապաշտական և կուսպաշտական հաւատը առ այն : Շւատի սովորական ամբաստանութիւն էր ըսել, “Տաճարին դէմ հայհյեց : ” Այս ամբաստանութիւնն երկելի միջոց էր ու միկ ժողովուրդը զբանելու Քրիստոնի և առաքելոց վէմ, Մատթ. Իջ. 61 . Իլ. 40 . Ցոկ. Բ. 19, 20 . Գործ. Զ. 13 . Իլլ. 27-30 :

Տայտիս, շատ հին քաղաք սոսորին Եգիպտոսի, թուռ. ծդ. 23, Նեղոսի Տանիատեան բազկին վրայ, և կը կոչուէր ի Ցունաց Տանիս, այժմ Սան: Եց քաղաքը արքունի, իս. ծթ. 11, 13. լ. 4: Այս քաղքին անուամբ կոչուած է նաև շրջակայ տափարակ երկիրն, ուր գործուեցաւ Աստուծոյ առաջին զօրուոր նշանք ձեռամբ Մոփսիս, Սաղմ. Հը. 12, 43: Մեծամեծ կոյսք աւերեալ մեհենից, Կոթողը, սփինքսներ, այլսվքն հանդերձ, վկայութիւն են այս քաղքին համին մեծութեան, ինչպէս նաև աւերմանն ըստ մարդարէից, Եղեկ. լ. 14:

Տապան, նաւ որով Նշյի գերդաստանն ազատեցաւ ջրհեղեղէն, մինչ մարդկային ազգին մատցեալ մասը կրտսեցաւ իւր մեզաց համար Երրայցեցերն բնագիրն, Խօսանառունք և Ցովսեպոս տապան կանաւանեն այս նաւը: Տապան բառին գործութիւնը առ միայն կը ցուցնէ, թէ Նշյի նաւը չեր հաստրակ առագաստաւոր նաւ, այլ ջուրերուն վրայ լողալու յարմար մեծ նաւ: Ուստի կրնակը ըսել թէ եր ընդարձակ, երկայնածակ և բազմութիւն կառագարէ, և ուներ հարթ կամ սակաւ ինչ եւելի չեղ յարկ կամ ծածկոց: Եւ եր արդարեւեալայտիկ, և դուռը կոզմէն էր Ցիշուած չէ թէ ունէր պատուհան կողմերէն, այլ ի վերուսա, հաւանականապէս երդ կամ լուսամաւազ զորս Նոյ շինեց Տրամանաւ Աստուծոյ, իբր կաւունով չափ բարձր, յարկին վրայ, Ծննդ. ծ. 46. լ. 13:

Տապանին մեծութիւնը, եթէ կանգուն ութեատան մաս հաշուենք, էր 450 սոտք երկայն, 75 սոտք լայն, և 45 սոտք բարձր: Տապանը շինուեցաւ իրժարեր փայտէ, թէ երև ի նոճոյ, և ծեփուեցաւ ձիւթով, այնպէս որ ջուր չեր աղոցներ ներս, և եր անտարքակոյս բաւական ընդարձակ մինչև ընդունել, ութ անձինք Նոյոյ գերբատաստանէն և անասուններ որ պիտի ազատէին ջրհեղեղէն Նոյոյ հետ, այսինքն բոլոր թռչուններէն և ոուրբ անասուններէն եօթն եօթն զսդ, իսկ անսուրբներէն երկս եր-

կու զզդ: Անհաւատք և ուրիշներ շատ ինդիրներ յուղեցին ժամանակ ժամանակ, և երկար վէճներ եղան առապանին ձեւյն և մեծութեան վրայ, ազատուած անասոնց թուղյն վրայ, թէ արգեզք այս անասունք անաստեն երկիրս վրայ ապրող անասոնց բարձր տեսակներէն եին, բայց ի ջրայնոց և յայնց որ կը նաջեն, թէ միայն երկիրս մարգարնակ մասին մէջ ապրոց անասուններէն: վէճ եղած է նաև այնափառ բազմութիւն անասոնց տապանի մը մէջ բնակեցնելու և այնշտափ օր կերակելու գժուարութեան վրայ, այլսվքն հանդերձ: Ասւըր Գիրը կը լսէծ այս գժուարութիւններէն ունանք. մացեալներուն վրայ վիճել աւելորդ է, քանզի բաւական տեղեկութիւն չունինք ինդիրները լուծերու: Կրնակը ըսել սական թէ, որովհետեւ Ասւըր Գիրը կը դոգչի Նոյի հաւատըը և հնազանգութիւնը: յայտնի է թէ անոր ազատուած եղած հրաշքով: Հրաշքով իմացած թէ ջրհեղեղ պիտի ըլլար, և Աստուծոյ առաջնորդութեամբ կարող եզաւ իւր և իրեններուն ազատութեան համար հարկաւոր պատրաստութիւններ տեսնել: Արդարեկ ինչ որ Նոյ ինդիրն անկարազ եր ըսել առապանին գազափարը կազմելու, զայն շինելու և լեցունելու, Աստուծոյ հրաշչով զօրութեամբ կարողացաւ ընել, ինչպէս որ Նոյն զօրութեամբ պահուեցաւ և զերծաւ ջրհեղեղն: Ընդհանրապէս կը կարծուի թէ Նոյ ջրհեղեղն 120 տարի առաջ առաջ հրաման տապանը շինելու: Բաղդատէ Ծննդ. ծ. 32 ընդ ի. 6 համարին, և Ծննդ. ծ. 3 ընդ Ա. Գետը. Գ. 20 համարին: Տապանին յիշատակութիւնը կը գտնաւի հնագյղն ազգաց աւանդութիւններուն մէջ: Տես Ջրենդեղ:

Տապանակ ուխտին, նուիրական արկղ ուր դրուած էին օրինաց տասուծագիր տախտակներն, ի վկայութիւն սլաքան Աստուծոյ իւր ծովով վըրգեան հետ, Ել. իի. 22. լ. ի. 29: Տապանակն էր սատարի փայտէ, ներքոյ և արտաքյալ պատեալ սկսով, իբր չորս սոտք երկայն, երկու սոտք և երկը մատ լայն և բարձր:



Արկիլին վեսոյ շաւրջանակի էր ծնօտ զսկեղին պասկաձև։ Ունէր երկու ձեկ կողմը և երկու միւս կողմը, չըսո օգակ ոսկի ընդ որս կ'անցունէին ձռ զեր կամ լժակներ տապանակն ուսի վրայ կրելու համար։ Նաև լժակներն էին ոսկիապատ, և օղակներն չեին հանուներ, Ել. ԽԵ. 10-22։ Տապանակին կափարիշը որ էր համակ յոսկ այ կը կոշուներ տառանին, որս երկու ծպյրերը կոյին քերովքը որ դէմ առ դէմ կը կենային և կը նայէին ի խօնարհ, քաւութեան վրայ, զըր և կը ծածկէին իրենց թեւերով, Ել. ԼԵ. 7-9։ Հոս մանաւանդ կը բնակէր Աստուած, ՚ի Թագ. Ռթ. 15. Ա. ՄՆաց. ԺԳ. 6, և կը յայտնէր, թերես զգառ նշաններով, իւր առաջկայութիւնը, ՚ի եա. ԺԶ. 2. Ասղմ. Զ 1. Հոս կ'ընդունէր պաշտօն իւր ժողովսրդէն, և կոս տար իւր կենդրանի պատգամներ, Թու. Ե. 80։ Հոս կը մատուցանէր քահանայատեածն քաւութեան տարեկան մեծ զուը, Երր. Թ. 7, Արրութեանց Արրութիւն կոշուած տեղը։ Վանասը Հրեայք քան զամենային ինչ սուրբ և նուրբական կը համարէին Աստութզ առաջանակը։ Երբ կը չուռէին անապատին մէջ, քահանայք կը տանէին առաջանակը ծիրաննեաւ ծածկուած Խրայքի բանակին առջեւն մեծ յարգութեամբ, Թու. Դ. 5, 6. Տա-

պանակին երեսէն բաժնեցաւ Յորդանան, և երբ ելաւ տապանակը գետէն գուրը, սկսաւ նորէն վազել գետը, Յես. Գ. 4. Նաև երիբովի պարիսպը կործանեցաւ տապանակին երեսէն, Յես.

Զ. 4-12.

Խրայքի այցուց Քանան մտնելէն եւթը տապանակը մնաց ժամանակ մը ի Գաղգաղ զա, և ապա անտի առարւեցաւ ի Անրով, Յես. Դ. 19. Ժ. 43. ԺԸ. 1. Անկէ տարին Խրայքի այցի բարձրացը հետապանակն իրենց հետ պատրազզի,

բայց երբ Փղշացւց հետ կուռեցան, Փղշտացիք գերի առին տապանակը, Ա. Թագ. ՚Ի. բայց պատճուկը ասուուածառաք հարուածով, ետ գարձուցին զայն, որ մնաց ի կարիաթարիմ, Ա. Թագ. ՚Լ. 1. Սաւողի թագաւորութեան ժամանակ տապանակն էր ի նոր ։ Դասիթհնանեց զայն կարիաթարմէն և տարա Արգեգօմին տունը, և անկէ լին, իւր պալատը, Բ. Թագ. ՚Զ., և հուսկ յետայ Ասղամն բերելու զայն Երուազգեմի տաճարը, Բ. ՄՆաց. ՚Ե. 2. Տապանակը մնաց տաճարը մեծ պատուզ, մինչեւ Ցուգայի վերջին կուպաշչ թագաւորաց ժամանակ, որ պղձեցին սուրբ տեղն իւրեանց կուռ քերով, պյնտէս որ քահանայք սպիայուեցան վերցունել տապանակը սպանարք, Տայց յետայ Ցովիսի հրամայեց բերել և գնել զայն որրարանը, և պատուիրեց պյլես չվերցունել զայն անկէ, ինչոյէս ըստ էին առաջ, Յ. ՄՆաց. ՚Լ. 3. Կ'երեկի թէ տապանակը ջնջուեցաւ գերութեան ատեն, կամ թերես բարեպաշտ Հըրեայք ծածուկ տեղ մը թաքուցին զայն որ մնաց անյայտ, և անյիշատակ Տապանակին պակասութեան համար էր որ երկրորդ տաճարը չունեցաւ առաջնոյն փառքը։

Թող ուխտին տախտակները զորո Մովսէս գրաւ տապանակին մէջ,

Հրամանաւ Աստուծոյ նաև Ահարանի գաւաղանը որ ծագկեցաւ, և սպեզէն սափորով անապատին մէջ տեղացող մանանայէն մաս մը, նաև օրինաց գիրքէն օրինակ մը Մասմասի հրամանաւ, պահուեցան տապանակին մէջ, թու. Ժի. 10. Երբ. Թ. 4. Ել. Ժ. 33-34. Բ. Օր. Ա. Ա. 26.

Տասանորդ, մարդու մը եկամտին կամ շահուն տասներորդ մասն յանձանօթ ժամանակաց հետո էր նուիրեալ կրօնական նպատակներու, Մնադ. Ժ. 20. Ի. 22. Կրկին տասանորդ առաջ զարտական էր ամէն Հրեայ, Առաջինը իւր արտերուն րերքէն, ծառերէն, ոչխարներէն և արջաներէն կու տար Աստուծոյ իրը ամենայն իրաց գերագոյն Տետոն և թագաւորք Հրէից ազգին, Ղետ. Խ. 30-32. Ա. Թատ. Բ. 13, 17. Այս ասասնորդը սահմաննեալ էր Ղետացւոց ապրուստին, թու. Ժ. 21-21. Փօխանակ բերոց սոտակ կրնար արսւի տասանորդ, բայց արսւելու բերքին գնոյն վրայ հինգերորդն աւելցընելով. Ղետացիք իրենց ասասնորդին տասներորդ մասը կու տային քահանայից, թու. Ժ. 26-28. Երկրորդը զրկալաւածեալեալը պարտէին տալ՝ էր առաջին տասանորդէն ետքը մնացեալ ինը մաս բերոց մէկ տասներորդը, զոր տուողը կը գործածէր ի խորանին կամ ի տաճարին, Ղետացւոց, իւր շնտանեաց այլ իրաց համար. կրնար այս տասանորդը ի նախի փոխիւլ ի գրամ, մնաւահնդ եթէ տեղայն հետաւորութեան համար հարկ էր, Բ. Օր. Ժ. 17-19, 22-29. Ժ. 22-27. Երկը տարին անգամ մը ազքատաց համար մասնաւոր պաշար կը պատրաստուէր, կամ այս տասանորդէն և կոմ աւելի տրովք, Բ. Օր. Ժ. 28, 29. Այս տասանորդները բնու չէին, այլ բարեպաշտ Հրեայն հարստագոյն Կըլլոր մանաւանդ տասանորդ հատուցանելով, թէպէս բռնութիւն չկար հատուցանելու, և ոչ պատաժ ըստ օրինաց. Տասանորդի օրէնքը նորոգւեցան թէ՛ յառաջ քան զգերու թիւնն և թէ՛ յետ գերսութեան, Բ. Մնաց. Ա. Ա. 5, 6, 12. Ղետմ. Ժ. 37. Ժ. 41. Ժ. 45. բայց տասա-

նորդք միշտ անդրէով չէին հատուցաւէր, ուստի և կը գակսէր Աստուծոյ օրշնութիւնը, Մազ. Գ. 8-12. Փարիսեցիք ծիշշ էրին հատուցանելու իրենց տասանորդը, բայց կը թաղուին ինչ որ կարեսրագոյն էր, այսինքն գործուստ սիրոյ առ Աստուած և առնկերն, Մատթ. Ի. Գ. 23.

Հին տասանորդաց զկզառնին, այսինքն թէ Աստուծոյ ծոզովդեան պարտին է սոտակ տալ աւետարանի պաշտօնէից և բարեպաշտական գործոց համար ըստ իւրաբանչիւր կարողութեան, ըստ ամենայնի ընդունուած է ի Ասոր Գիրս, իրբ գործոդրելի ի մէջ հաւատացելըց Քիոտոսի, Քիոտոսո զրկեց իւր ծառաներն երկու երկու տասանց պաշտրոց և առաջնաց արծաթոյ, պատուիկելով ընդունել իրենց պիտոյքը ժողովուրդէն, վասն զի "մշակը իր կերակուրին արժանի է," Մատթ. Ժ. 9-14. Ղուկ. Ժ. 4-8, 16. Նաև Պօղոս նշյալէու կը խօսի, Ա. Կորինթ. Թ. 13, 11. Գաղ. Զ. 6. Բարեպաշտական և բարերարական գործերու համար կը յորդորէ զիրոնթացիոն, և յանուան նոցան նաև զրոյոր Քիոտոսնեայս, զատեն իրենց եկամուտէն բաժին ամէն միշաշարաթի կամ կիւրակէ ըստ յաջողելոյ Տետոն, Ա. Կորինթ. Ժ. 2. Պատմառ չկայ տարակւուելու թէ նախին Քիոտոսնեայք քան զնախի Հրեայն աւելի առատ և յօժար էին ի տալ իրենց ստացուածէն, Գործ. Դ. 34-36. Բ. Կորինթ. Ժ. 4-4.

Տասանորդանեայ, տասն գլխաւոր պատուիրակը, Ել. Ի. 3-17, այսպէս կը կաշեն նաև Հրեայք այս պատուէրները. Բողոքականք տասանաւանեան կը բաժնեն այնպէս ինչպէս կը բաժնեին Հրեայք Ցավսեղոսի ժամանակի ըստ Վկայութեան այս վերջնոյն.

Տատակ և Փուլ. Այս բառերով կը հասկցուին ամէն տեսակ մնացան և թուփ նեղացուցիչ, շատ անգամ նաև փշոտ, յարձմար փորձելու երկրորդորին համբերութիւնը, Ծանձ. Դ. 18. Ա. Ա. աեռակ տասներու էրին նշանակ ամսոյւթեան, Առակ. Ի. Պ. 31, և շատ անգամ կը գործածուէին իրբ խոխ կամ այրելի նիւթ, Մազմ. Մ. Ա. 9. Ժող. Է. 6. Ես. Լ. Գ.

42. Համեարտերու և պարտէզներու ցանկեր պյու տեսակ տունկերէ կը շինուէին, Ավո. Բ. 6. Փոքր գիշէ մը երկովի դաշտին մէջ փշոտ մացառներէ շինուած ցանկով մը պաշտպանուած է Արարացի ձիաւորաց գէմ: Էլի Սմիթ ոյցելութիւն բնելով դաշտին ուր գէդէսն ժամանակաւ սպառնացաւ փուշերով և տառասկներով ծեծել Սոկովիթի իշխանաց մարմնները, Դաս. Բ. 7, դառաւ չոն ոյնպիսի տունկեր բաւական մէծութեամբ, ոյնպէս որ, թէպէտ ձիու փրոյ էր, այն տունկերէն ունինք անոր գլխէն վեր էին: Փուշնշանակող Երբայեցերէն բաւակեն շատ քիչերուն համար կրնայ որոշ ըուուիլ թէ Պաղեստինու մէջ գրտնուած այնշտփ տեսակ փուշերէն կամ մացառներէն ո՛ը կը նշանակեն:



Տունկը որմէ շինուեցաւ Քրիստոնի ժեկայ պոտկը, ծաղրելու մանուանդ քան շարչարելու համար զնա, կը կարծուի թէ էր Զէկէֆոս ոքնու Քէտուի կոչուած ըսյուր, որ հասարակ թուփ է մութ փայլուն տերեներով, և օւնի մանր և ուռը փուշեր իւր բոլորակ և գիւրաթեք սուտերուն փրոյ, Մատթ. Խի. 29. Յովհ. Ժթ. 2, 3:

Տատրակ, տեսակ աղաւնւոյ, Փոքր քան հասարակ աղաւնին, և տարրեր գունով. կը մնջէ մեղմ և ողրագին ձայնիւ: Տատրակը գաղթող թուչուն է, Երեմ. Բ. 7. կը թոյու Պաղեստինի կարճ ժամանակ և կ'երթոյ գէտ ի հարու, բայց կ'աղջանայ ամիս կ'արթուր գաղթող թուչուն է, Երեմ. Բ. 7. կը թոյու Պաղեստինի կարճ ժամանակ և կ'երթոյ գէտ ի հարու, բայց կանուի կը գաղթուած է աղաւն մը ի վախճանի հարիւր և քուն ամաց, ոյնպէս որ պյու տարին ունէր երկուուն:



առանձնութիւնը կը սիրէ, և կը տըրիրի եթէ բանտարկուի: Օրէնքը թշլ տուած էր ազգատաց տատրակ մատուցանել ողջակէզ և մեղոց համար պատարագ, Ղետ. Ա. 14. Ե. 7. Տատրակ կը մատուցուէր շատ անգամ նաև մաքրութեան, և ուրիշ զոհերու համար, Ղետ. Ժ.Բ. 6-8. ԺԴ. 22. Թու. Զ. 10. Ղուկ. Բ. 24. Յառաջ քան զօրէնս Արահամ մատոյց թռչուն, այսինքն տատրակ և աղաւնի, և երբ բաժնեց միւս զոհերը. Թռչունները թողուց ամրողջ, ծննդ. ծի. 9:

Տարարան, զօրապէտ Ասորեստանցի, զօր Սննկերիմ զբկեց Երուսաղէմ Ռախիսակայ հետ, Դթագ. Ժ.Բ. 17, և թերեւս նոյն որ տուաւ զԱզովուս առ թագաւորութեամբ Սարգոնի, Խո. Ի. 1:

Տարի, Հուեկից տարին ընդհանրադէս երկուտասան ամիս էր: Բայց ի սկզբան տարինենք էին, ինչպէս ունաճ կը կարծէն, արեգակնային, Երկուտասանամեեայ, և իւրաքանչիւր ամիս ունէր երեսուն օր, երկուտասաներորդը միայն ունէր երեսուն և հինգ օր: Զրհնդեղեղին օրերուն հաշուէն, Մննդ. Խ. և Բ. 1. կը տեսնենք որ տարին ի սկզբան երեք հարիւր վտթուուն և հինգ օր էր: Էլի կարծուի թէ Հրեոյց ունէին նախնի կամ աւելի ամիս մը ի վախճանի հարիւր գուն ամաց, ոյնպէս որ պյու տարին ունէր երեսուն:

օր աւելի : Բայց յետոյ, և Հրէից բոլոր պատմութեան մէջ, տարին բայրովին լուսնական էր, և ամիսներն աւնեին փոփոխակի երեսուն և քսան և ինն օր . այսպէս Հրէից տարւոյն օրերն էին երեք հարիւր յիսուն և չորս : Այս լրւունական տարին հաւատար բերելու համար արեգակնային տարւոյն (365 օր, 48 բոլոր և 47. 7 մասերեկորդ), պայմանքն երկրից շըջանի ժամանակին արեգակն առն բոլրտիքը և եղանակաց դարձն, ամբողջ ամիս մը կը յաւելուին Ադար ամսէն ետքը, ընդհանրատէս երեք տարին անգամ մը : Այս աւելորդ ամիսը կը կոչէին Վէ-Ադար : Տես Ամբ :

Կ'երեկի թէ հերայեցիք չունեին որոշ և մասնաւոր թւուական, պիլ կը հայշուեին ժամանակին իրենց պատմութեան նշանաւոր գեղքերէն, զորոցինակ յելց Սեփիպսոսէ, Ել. Ժի. 1. Թու. ԼԳ. 38. Գ թագ. Զ. 1. Կամ Աղոյմնի տամարին շնիւթենէն, Գ թագ. Բ. 1. Թ. 10, և կամ Բաշելուեան գերութենէն, Եղեկ. ԼԳ. 21. Խ. 1. Տես Հարար և Յորելեան :

“Երկու տարուընէ վար, ” Մատթ. Բ. 16, պայինին, երկու տարուան աղջակ սկսելով մինչև նորածին մանուկը, կը նշանակի, ըստ ոմանց, բոլոր արու աղջայք որ գեռ երկրորդ տարին մտած չէրն . ըստ այլոց՝ բոլոր աղջայք որ երկրորդ տարւոյն սկըզբան մօտ էին, քանի մը ամիս առաջ կամ յետոյ քան երկրորդ տարին : Բացարձակ և գասական թուական անուանք անխափի կը գործածուին . Այսպէս Մննդոց է. 6 համարին մէջ կ'ըսուի, “Նոյ վեց հարիւր տարեկան էր, ” և համար 11, “Նոյին կենացը վեց հարիւրերորդ տարին, ” Քրիստոսի համար կ'ըսուի թէ երեք օրէն ետքը, յարութիւն տառաւ, Մատթ. Էլ. 63, և այլուր թէ երրորդ օրը, յարութիւն պիտի առնէ, Մատթ. Ժ. 21: Թղթառութիւնը կ'ըլլար երբ աղան “ութօրուան” էր, Ծննդ. Ժ. 12. Խո կ'կատ. Ժ. 3 համար կ'ըսուի թէ տղան պիտի թղթառուէր “ութերորդ օրը : Տես և Պուկաս Ա. 59. Բ. 21: Այսպիսի թեթէ տար-

բերութիւններ յաճախ կը տեսնուին ի Սուրբ Գիրս :

Տարսոն, անուն հաշակաւոր քաղաքի որ էր մայրաքաղաք կիլիկիոյ, հարաւային արևելքան մասին Փոքուն Ասիոյ, վեց մզոն հեռու Միջներականէն, առ կիլդան գետով, որ հոսելով քաղքին մէջն, կը բաժնէր զայն յերկուու : Տարսոն մասնակի էր երեք յաւաշագէմ Յաւնական գրգորութեամբ և գիիխսովայսութեամբ, այսպէս որ ժամանակ մը Տարսոնի գորոցներուն և գիտուց մէջ կարին մարդիկ որ կրնային մրցել Ամենայ և Աղեքսանդրիոյ գիտուց հետ : Օգոստոս կայսոր ազատ քաղաք ըրաւ Տարսոն ի վարձ աշխատաւթեան և անձնատար բարեկամութեան Տարսոնց Հռովմայեցւոց քաղաքային պատերազմներուն ժամանակ : Ամեն ազատ քաղաք ուներ առանձին շորհք կառավարուիլ ինքնօրէն և ինքնիշխան շտալ հարի, չինել ընդ իշխանութեամբ հառվմայեցի կուսակալի, չինենալ Հռովմայեցի պահանորդ, պիլ միայն կը ճանինար Հռովմէական ժողովրդեան վկրին իշխանութիւնը, և պարտէր օգնել անոր ընդգէմ թըշտամեց : Բայց թէ Տարսոնի աղտութիւնն իրաւունք չէր տար Հռովմէական քաղաքացութեան, անկէ յայտնի է, որ հազարազետը, թէպէս գիտցաւ որ Պօղոս Տարսոնացի էր, Գործ. Իլ. 39, բայց և այսպէս հրամայեց ծեծով հարցուփորձ ընել, լիլ. 21, և արգելեց ծեծը, երբ իմացաւ թէ Պօղոս տաած կը ուրիշ ամարտզ Հռովմէական քաղաքացւութեան իրաւունք, Գործ. Թ. 30. Ժ. 25. Իլ. 3 : Ամառաւուն սասակի տօթին ի Տարսոն, մեծ բազմութիւն մը կ'ապստանէին, իրբեկ յամարանց, բարձրուգոյն տեղիր :

Տալիք, Ես. Ե. 12. Ամսկ. Զ. 5. հուագարան աղեզք : Տես Երաժշկաւրիւն :

Տափմաս, Երեմ. Բ. 16. ԽԳ. 7-9. Ելեկ. Լ. 18, անուն Եգիպտական քաղաքի, ըստ Ցյոն մատենագրաց՝ Դափնէ : Այս քաղաքը մօտ էր Պեղուսինի, գեղ հարաւային արեմուտք, Նեղոսի Պեղուսեան բաղկին եղերքը, սւստի և կը կոչուի Հերոգո-

տոսէ Պեղուսեան Դամինէ : Հսո գաղթեցին Յովհանան և պլի բազումը ի Հրեհ, յետ աւերժան Երուսաղեմի Քաղցեացիներէն, իրենց հետ առնվոր զերեմիա, Երեմ. Խթ. 7-9. Խթ. 1: Թէ Տափնաւ էր մեծ և Կորեոր քաղաք, կը տեսնուի Եղեկելիք ոպանալիքէն անոր գէմ, Եղեկ. Լ. 48: Բառ ոմանց, Հանւե, Ես. Լ. 4, Համառօտավթիւն է նոյն քաղաքին անուան :

Տեսանզ, առոտուածուոտ լուսաւորեալ մարդ որ կը տեսնէ ինչ որ Աստուած միայն կրնայ յայտնել: Տեսանզ կոյսուած են Հրեհ մարգարէներէն սմննք, Ա Թագ. Թ. 3. Բ Մնաց. Խթ. 30. ԼԳ. 18, 19. Ես. Լ. 10: Տես և թու. Խթ. 3-4.

Տեսիլք, պլիեսյլ տեսարանաց կամ պարագաներու Հրաշալիք կերպով երենալու մարդու մտաց յարթնութեան կամ ի քուն, Խթ. Զ. Եղեկ. Ա. Դան. Ը. Գործ. Խջ. 13: Տես Երազ:

Տերտիս, երրորդ, Քրիստոնեայ մը զոր Պօղս գործածեց իրեն դպիր առ Հառվամյեցին ուղղեալ թուզթը գրելու, Հառվմ. Ժջ. 22:

Տերտիլզա, Հոռվմայեցի ճարտարարուս կամ ժառտարան որոյ ձեռամբ Հրեյսք դաս վարեցին Պօղսուի էմէմ Հոռվմայեցի կուտականին առջեւ ի կեսարիա, Հաւանականապէս վասն զի իրենք անդէւս էին Հրառվմէական տաեաններու մէջ դաս վարելու սովորութեան, Գործ. Խթ. 1, 2:

Տըրուկ, ծանօթ զեռուն ջրային, արին ծծոզ, յարմար օրինակ ադախութեան և յափշտակութեան, Առանդ. Լ. 15: Ակիկերու ողբուկ կ'անսւանէ Հռոմէ Հասարակաց գտննձ կողոպառչերու:

Տէր, բացրծուկ ստացող և իշխան: Այս անսնը կը վայելէ մահաւանդ Աստուծոյ, և պյու իմաստավշչ չի կրնոր արսւիլ ուրիշ արարածի մը: Յիսուս Քրիստոս, իրեն Մեսիա, Ուղի Աստուծոյ և Հաւասար Հօր, շտու անդամ կը կաչուի ի Սուլը Գիրը՝ Տէր, մասւանդ Պօղսոի զըրաւուններուն մէջ:

Տերութական ըթրքիք, կը կոչուի նաև “Հաց կարել,” Գործ. Բ. 42.

Ի. 7, և Հազորգութիւն մարմնոյն և արեան Քրիստոսի, Ա Կորնթ. Ժ. 16: Ե Քրիստոնէական Եկեղեցւոյն երկու պարզ արարողութիւններէն մին, զ՞ր Հաստատեց Փրկիչը իւր սաստիկ գործոյն ժամանակ, այսինքն զատկի տանին գիշերը որ պիտի մատնուեր, և պատուիրեց աշակերտներուն կատարել մինչեւ իւր երկրորդ գալուստը: Ամէն Հազորդուուզ պարտի ճաշակել հաց և գինի որ նշանակ են մեր վըրկութեան համար Քրիստոսի բեկեալ մարմնոյն և հեղեալ արեան, և յեշել անոր մեծ զսչը, որ մեր բոլոր յուղոյն հիմնէ, և զօրեղ պատճառ ուրբ և բարեկաչտ կենաց: Տէրունական ընթրեօք կը նորօգուի ուխտն որ ի մէջ Քրիստոսի և Հաւատացելոյն: Ե նաև տեսանելի նշան Քրիստոնէական ընկերակցութեան, ուստի ի ճշմարտ հաւատացեալք միայն և ոչ պլի ուսի իրաւունք լինելոյ մասնակից այնմ, Ա Կորնթ. Ե. 6-8: Քրիստոնէայք առող կրնան ակնունել, և պարան ջանալ ընդունել: Քրիստոսի լիութենէ շնորհս փոխանոկ շնորհաց, Բ Կորնթ. Ա. 21, 22. Եփես. Դ. 15, 16, մինչ անսնը որ անխտիր կը մերձենան այս սեղանը պարտաւը կը լսան մեծապէս, և կրնան պատճուիլ շարաչար, Ա Կորնթ. Ժ. Ա. 20-34: Հասման եկեղեցոյն վարդապետութիւնը թէ հացը կը փոխուի բուն իսկ Քրիստոսի մարմնոյն և Հոգւցն զոր քաշանայն նորէն կը մատուցանէ ի պատարագ, Հակառակ է Սուլը Գրոց, ինչպէս նաև զգայարանաց և բանին գէմ:

Տերութական օքք: Տես Շաբար:

Տիրերիա, Գալիեսյլ քաղաք զոր Ժինեց Հերովդէս Ազրիկպառ և անուանեց Տիրերիա ի պատի Տիրերի կոյսեր: Հնագոյն և մեծագոյն քաղաք մը, Թերեւս Քեններեթ, կը թուի թէ յառաջագոյն ծաղկեալ և յետոյ աւերեալ էր մօտ ի Տիրերիա, ի հարաւոյ նորա: Տիրերիա էր Գեննեսարեթի ծովակին արևմտեան ևզըրը, ձիսվ իրեւ երկու ժաման ճանապարհ հետո այն անցէն ուր Յորդանան կ'ելէ գուրս ծովակին: Քաղաքին մօտ կոյսին Հաշակաւոր աղքերակունք: Մովկը կը կոչուի երկրեմն նաև,

յանուն քաղաքին, ծով Տիբերիոյ, Յովհ. Զ. 1, 23. իԱ. 1 : Տես Մավ. 4. Յետ աւելի մասն Երևանացեմի Տիբերիա անուանի եղաւ իրբե նիստ ծաղկեալ գորոցի մը Հրեական ուսման : Խաչակիրք դրաւելով ժամանեակ մը Տիբերիա, շինեցին հոն էկեղեցի, ուր Լիրաբացիք յետոյ սկսու պահել իրենց անառանեները : Այժմ մոտ Տիբերիա անհարթ դաշտի մը վրայ է ի մէջ բարձր տափարակ երկրին և ծովուն : Նորն Տիբերիա կիսով չափ կործանեցաւ երկրաշարժէ մը 1837 ին, և բնակիչն է հիմա քան և հինգ հազար, որոց իրը մի երրորդն է Հրեայ : Պարիսպներն աւերակաց կոյտ են մանաւանդ քան պարիսպ, և բոլոր քաղաքը թշուառութեան և ազտեղութեան տեսարանն : Այժմ մոտ քաղաքին հարաւային կովան են հիմ Տիբերիոյ կամ ուրիշ քաղաքներու աւերակներ, որ իրը մի և հետ մզն տեղ կը բռնեն, մինչև ջերմուկներուն մօս : Այս ջերմուկներուն ջուրը նողալի է և ազտաղտին, և կարի ջերմ, պահիքն 136° մինչեւ 144°, բայց ջերմուկները շատ օգտակար են յօդացաւի նման ախտերու :

Տիբերիան, կազմիու Ներսն, երկրորդ կայսր Հռոմայ, եր որդի Լիւեայ և ուրջու Օգոստոս կայսեր, որ որդեգրած եր զնա, ուստի և Տիբերիոս եղաւ յաջորդ Օգոստասի, յամի Տն. 14 : Զգօն և արդարասէր եր ի ոկրան Տիբերիոս, պյլ յես սակաւուց եղաւ անուանի մըլութեամբ և օճիններով, և մեռաւ յամի Տն. 37, յետ թագաւորեց անագործութեամբ քսան և երկու տարի և վեց ամիս : Տիբերի թագաւորութեան հնգետասաններորդ տարին սկսաւ Յովհաննէս Միկայէլ իւր պաշտօնը, և Յիսուս խաչուեցաւ իր երկը կամ չըստ տարի յետոյ, Պուկ. Գ. 1 : Տիբեր կայսր քանի մը անգամ կը յիշուի նոր կոտակարանին մէջ առանց անուան, կայսր տիտղոսով միայն, Պուկ. ի. 22-25. իԳ. 2. Յովհ. Ժ. 12 : Տիբեր պատուիրած եր իւր հպատակներուն աստուածային պաշտօն մատուցանել իւր պատկերներուն :

Տիկ : Այս պատկերը կը ցուցնէ



այժմ մորթէ շինուած տեսակ մը հաղակ, զոր ջրով լեցուն կը տանեին ջրկիքը, երբեմն նաև կը բաշխեին անով ջուր ծարաւելոց : Անտանոյն մորթը հանելէ և մաքրելէ եաքը, ոտուը ներուն տեղերը կը գոցէին, իսկ պարանոցին ծակր բաց կը թողուին հուր կամ ուրիշ հեղուկ և ցանկնելու կամ պարզիւն համար : Այսպիսի արկ գիշերին եր կրել ուսով, նանդ . իԱ. 14 : Տես նաև Տես . Թ. 4. 13 . Սաղմ. ձժմ. 83 . Երեմ. Ժ. Գ. 12 .

Երբ հեղուկ մը կը լեցուի տկի մը մէջ, արկը կ'ուռի և կը ձկտի . մանաւանդ եթէ հեղուկը գինի է ու գինին դինին նոր, ևս աւելի կը ձկտի արկը խմբամամբ գինւոյն, պյիստէս որ, եթէ օդ առանելու տեղ չթողուի, հեղուկը կրնայ պայմանեցնել արկը, կամ եթէ ծակ սնի արկը, կը ծորեցնէ հեղուկը : Ուստի հարկ է նոր գինին դնել նոր տիկերու մէջ որ գեռ տոկուն են, ուստի և կրնան գիմանալ անսնց մէջ լցուած նիւթին ծաւալման կամ ձգտման . և թողուլ գինւոյն համանել . իսկ հին արկերը կրնան, առանց վտանգի, պահէլ հին գրինի որոյ խմբամամբ արդէն անցած է, Մատմ. Թ. 17 . Պուկ. Ե. 38 . Ցոր . Լի. 19 :

Այսպիսի արկեր կամ մորթեր գեռ կը գործածուին յարեկելս ոչ ի ճանապարհորդութեան միայն, ոյլ և ջուր կրելու և ընտանեկան պիտուից : Տիկը կը շնորհին եղաւ կամ ուղարկու մորթէ գինի պահելու համար ի գինետառնու : Բայց հագաղակը, պյիսինքն փոքր արկեր, այժմէ, աւելի ընդհանուր են ջրոյ և գինւոյն համար : Սակայն նախնիք հմուտ էին խեցեղն կամ կաւեղէն ամաններ շինելու արուեստին, ու

նեին նաև ի պէտ զարդու աեսակ տեսակ փար և գեղեցիկ կարառներ և ամաններ ազնիւ մետաղներէ, քարէ, յաղակւոյ, յախճաղակւոյ և սպիտակ կծէ, երեմ. ԺԹ. 1, 10, 11. Տես և կուժ, Ալզի և Արցունք.

Տիկ կը Կոշտի նաև տեսակ մը նուագարան, Դան. Գ. 5, 10, որ, ըստ նկարագրութեան բարունեաց, կը շինուէր մըթէ զարդի մը կցուած երկան փողերէ, և ունէր իիսա և մեծագոշ ձայն.

Տիմարես, առասունծողութ, աշշակերտ Պօղոսի, իր Լիկոյսիից Դերրէ կամ Լիւստրա քաղաքէն, Գործ. Ժ. 1. Ժ. 6. Հայրը Յայն էր, բայց մայրը՝ Հրեայ, Բ. Տիմ. Ա. 5. Գ. 15. Հարհանգութեամբ բարեպաշտ մօրն և հանեւյն, ինչպէս նաև քարսզութեամբ Պօղոսի յառաջին պայտելութեան նորա ի Լիւստրա, յամի Տն. 48, դարձի եկաւ Տիմոթէոս և յանձն առաջ Աւետարանին պաշտանէւութիւնը որոյ զարդ եղաւ. Ականատես էր տառապահաց Պօղոսի, զոր կը սիրէր իբրև հայր ի Քրիստո, Ա. Տիմ. Ա. 2. Բ. Տիմ. Գ. 10, 11. Երբ առաքեալը դարձաւ Լիւստրէ, իբր յամի Տն. 51, եղբարյները գովացին զՏիմոթէոս իբրև արժանաւոր և յառաջադէմ, և Պօղոս որոշեց առնուլ զնա իրեն հետ, ուստի և թլիփատեց զՏիմոթէոս ի Լիւստրէ, Գործ. Ժ. 3. Տիմոթէոս անձնատուր եղաւ աւետարանին զործին, և մեծամեծ ծառայութիւններ ըրաւ Պօղոսի անոր քարսզութեան բոլոր ժամանակիր. Պօղոս ոչ միայն կը հոչէ զՏիմոթէոս սիրելի որդի, ոչին եղբայր և ընկեր իւր աշխատաւութիւններուն, և այր Աստուծոյ, վան զի քան զՏիմոթէոս աւելի մըտերիմ և հաւատարիմ զոր գտած չէր, Հասվմ. Ժ. 21. Ա. Կորնթ. Դ. 17. Բ. Կորնթ. Ա. 1. Ա. Տիմ. Ա. 2, 18. Արդարէ, ընտրուած էր յառաքելցին իբր ուզեկից և աշխատակից, ժամանակ մը նաև բանատակից նման ի Հասվմ. Երբ. Ժ. 23. Պօղոս թուղուց զնա յեայ Եփեսս, յառաջ առնել և կատարեալ ընել այն քաղաքին մէջ աւետարանին գործը զոր Պօղոս սկսած էր, Ա. Տիմ. Ա.

3. Գ. 14. Կ'երեկի թէ շատ մեծ վըատահութիւն և սէր ունէր առաքեաւ, Տիմոթէոսի վրայ, ուստի և կը յիշէ զնա յաճախ խանդակաթթ բանիւք, Գործ. Ժ. 1. Ժ. 14, 15. Ժ. 5. Ժ. 22. ի. 4. Բ. Տիմ. Գ. 10. Դ. 5.

Տիմորես, թուղթ տու. Այս թուղթերուն առաջինը կը թուի գրուած յետ առաջին բանաւրկութեան առաքելցին Պօղոսի ի Հըսովմ, և մինչդեռ էր Մակեդնիա, և զՏիմոթէոս թուղթ էր Այփեսս, Ա. Տիմ. Ա. 2, յամի Տն. 64. Երկրորդ թուղթը կը թուի գրուած առ Տիմոթէոս Փորուն Ասից Տիւսիսային արեմուեան կողմը, յամի Տն. 67, Պօղոսի երկրորդ բանաւրկութեան տանեն, իմայնելու համար իւր մօտալուտ մարտիրոսական մահը: Խորին զգացմամբ կը կարդակը հայրագութ առաքելցին այս մահս կտսակն առ սիրելի սրբին իւր ի Քրիստոս, իբրև վերջինն պառուղ սիրոյ նորա առ նաև առ եկեղեցին: Երկրին թուղթք և շատ պատուական են և ի խրատ ամէն Քրիստոնէի, մանաւանդ եկեղեցւոյ ամէն պաշտօնէի համար: Այս երկու թուղթք Պօղոսի, ինչպէս նաև Տիմոթէոսինը, շատ անդամ կը կոչուին հավուական թուղթք Պօղոսի:

Տիտոս, անուանի Քրիստոնէոյ պաշտօնեայ եկեղեցւոյ, ազգաւ Յայն, Գաղ. Բ. 3, որ դարձաւ ի Քրիստոնէութիւն քարսզութեամբ Պօղոսի, Տիտ. Ա. 4, և եղաւ ընկեր և գործակից առաքելցին, Բ. Կորնթ. Ը. 23: Տիտոս ուղեկից էր Պօղոսի և Բառնարայ, իբր ասոնք զրկուեցան յԱնտիքայ յԵրուսաղէմ, Գործ. Ժ. 2. Գաղ. Բ. 4: Յետ այսորիկ զըսկուցաւ կորնթոս և աշխատացաւ յանցողութեամբ, Բ. Կորնթ. Ը. 6. Ժ. 18: Զերցաւ ժամանել առաքելոյն ի Տրովա, ուր կը սպասուէր, այլ ի Փիլիպպէ, Բ. Կորնթ. Բ. 12. 13. Ե. 6. և յետ սակաւուց յանձն առաւ երթաւ աշխատանի կորնթոս, միանգամայն լանաւ նպաստ ժազվել Հրէտանանի ազգաւ հաւատացելց համար, իրեն հետ առնելով երկրորդ թուղթն առ կորնթացիս, Բ. Կորնթ. Ը. 6, 16, 17: Իբր ութ կտմ տասը

տարի եռքը կը գտնենք որ Պօղոս կը թողու զՏիտոս ի կրետէ, հաստատել և ուղղել այս կղզոյն եկեղեցիները, Տիտ. Ա. 5: Հոս ընկալաւ Տիտոս առաքելոյն թուղթը, յետոյ հրաւիրեալ յառաքելոյն գնաց նիկոպոլիս, Տիտ. Գ. 12, անտի ապա գնաց առհմանակից երկիրը Դաղմատիս, Պօղոսի ի Հռովմբանտարկուելն յառաջ, Բ. Տիմ. Դ. 10: Բառ առանդութեան Տիտոս շատ տարիներ աշխատեցաւ ի կրետէ, և մեռաւ հսկ ծերացեալ աւսուրբք: Տիտոս կը թուր նշանաւոր հաւատարմանթեամբ, իմաստութեամբ, նախանձու և եռանգեամբ: Պօղոս վըստահ էր անոր և կը որիէր: Պօղոսի թուղթն առ Տիտոս մեծ նմանութիւն ունի առաջին թշթղոյն առ Տիմթես, և, չատահակտապէս, գրուեցաւ ոչ շատ ուշ քան զայն, յամի Ծն. 63:

Տիւրաթ, բժնասոր, անուն Եփեսցոյ, որց դիւնանին կամ դպրոցին մէջ կը քարոզէր Պօղոս և կը պաշտպանէր աւետարանին վարդպակետութիւնները, Գործ. Ժթ. 9: Ըստ ոմանց կը կարծուի թէ Տիւրան էր սովորակտէ Յոյն, ուուուցիչ հռետարական արուեստ կամ դիմուֆոյութեան և գարձեալ ի Գրիտանէւութիւն, մինչ այլը կը կարծեն թէ էր Հընայ վարդպակետ կամ բարունի, որ ունէր հասորակաց դպրոց:

Տիւրոս, լիճ, անուանի վաճառաշահ քաղաք Փինիկեցւոց, նիստ մեծ հարսութեան և զօրութեան, Միջերկրական ծովուն վրայ, Ասերի ցեղին առհմանին մէջ, ըստ որոշման Յետուայ, Յես. Ժթ. 29, թէ պատու այն ցեղը չկրցաւ երբէք նուանել զջիւրս: Տիւրոս էր Պաւուր Ակդոնի, բայց քան զԱկոսն և քան զայլ քաղաքը Փինիկեցւոց գեր ի վերջ եղաւ արագ, և մինչեւ ի վարժան պահեց այս առաւելութիւնը զՏիւրոս չեն յիշեր ոչ Մովսէս և ոչ Հոմերոս, բայց Դաւթի ճամանակէն կը սկսի լիշուր Հնի կտակարանին գրոց մէջ: ի մէջ Դաւթի և Գիրամայ, թագաւորին Տիւրոսի, կար սերս բարեկամութիւն որ առեց յետոյ Սողոմնի ժամանակ: Տիւրացւոց

նեանառութեամբ, պյունիքն անոնցմէ գրոթաւորներ և նիւթ առնով շնեց Դաւթիթ իւր տունը. անոնց օգնութեամբ շինուեցաւ յետոյ տաճարն առ Սողոմնիւ, ի թագ. Ե. 11. գ. թագ. Ե. Ա. Մնաց. Ժթ. Բ Մնաց. Բ. 3. Ժ. 10: Խորայելի թագաւորին Ալբայարու ամսւանութիւնն Փինիկեցի իշխանութեայն Յեղարեւայ հետ մեծ պատուհաս և ամրաւթյան բարութիւն բերա տան ցեղոց վրայ, քանի փիւնիկեցիք էին թանձր կուպաշտ, երկրոզագուք Բահազու և Աստարապոյ, և անձնատուր ամեն տեսակ հեթանոսուկան մոյւթեանց: Արտոքին պատմութիւնը կը վկայէ թէ Տիւրոս մեծ զօրութիւն ունէր ծովու վրայ, և Միջերկրական ծովուն և Արշանգեան ովկիանօսիք առանց անմիւ գաղթականներէն կը քաղէր Հարսուսւթիւն և զօրութիւն: Ըստ բանից Սուրբ Գրոց, Տիւրացիք էին ամբարտաւան և զեղի, և լի ամենայն մեղք որ անմեկին բնկերը են յաջողութեան և յզիսթեան: Պատուհաս կը սպառնապին մարգարէք ի պատիժ անոնց կռապաշտութեան և անզգամութեան, նաև Տիւրոսի կործանումը Նորուգագոմնոսորի ձեռքով ըստեցաւ կանիսաւ, և Կատարումը ևս պատմուած է, Ես. Իգ. 15. Եզեկ. Իջ. 7. Իլ. 1-19. Իթ. 18: Յետ կործանման քաղաքին, ինչպէս կ'երևի, բնակչաց մեծ մասը շնեց ուրիշ քաղաք կղզւ մը վրայ, հին քաղաքին դիմացը, իրը երեսուն առպարէզ հետո ցամքէն: Այս քաղաքն ի սկզբան հին քաղաքին արուարձանն էր, բայց շուտով ընդարձակուելով եղաւ նոր Տիւրոս, ընեղ և հզոր իրրե զինն Տիւրոս: Այնպիսի էր ամրութիւն և զօրութիւն նորոյն Տիւրոսի, մինչեւ Մեծին Աղքատնդրի իրը եօթն ամբ շանալ ամենայն հարիւք առաւլ զայն, և հունկ ուրեմն առաւ 332 ին նախ քան զԻր. լիր արկաներով նախ ցամքին և կղզւ ոյն մէջուեզի միջնցին հին քաղաքին աւերակներով, ոյնպէս որ բացուեցաւ և երեւեցաւ հին քաղաքին տեղն ի լութե մարդարէւթեան թէ “Քու քարերդ, փայտերդ ու հողդ լուրերուն մէջը

պիտի ձգեն, „ու պիտի սշնչանա .ու երբոք վնառութիւն՝ ալ յաւիրտեան պիտի ջդանութիւն, Եզեկ. Ի.Չ. 12, 21. Հեռու տեղեր գացող նաւք Տիւրոսի ի գարձին պիտի գըտ. նէրն զնա ոչ միայն տանուած, պլ և կրակով ոպառած, „ Ես. Ի.Գ. 1-13. Զաք. Թ. 4. Եթե մեծամեծ ձախողութիւններ անցնելու, և շատերու իշխանութեան նեղուե իյնալու, հուսկ յետոց Տիւրոս ինկաւ ըստ իշխանութեամբ Հռովմայեցոց, և սկսու ըստ բաւականին ծաղկել վաճառականութեամբ, թէպէտ նաւահանդիսատը վատթարացած էր, և Աղեքսանդրիա և ուրիշ ծովահայեց քաղաքներ ելած և առ սակաւ ուակաւ խափանած էին Տիւրոսի առուտուրը, Քրիստոս անգամ մը զնաց Տիւրոսի և Ալիքանի երկրին ուհնմանը, Մատթ. Ժ. 21, և Քրիստոնէական եկեղեցի մը կազմուեցաւ հոն յառաջ քան զամն Տն. 58, Գործ. Ի.Ա. 3-7. Տես և Մատթ. Ժ.Ա. 11, 22. Այս եկեղեցին ծաղկեցաւ քանի մը գար, և ժողովներ գումարուեցան հոն. և այս ժամանակին մէջ Տիւրոս էր տակուին Տզըր բըրդաբազաք, ինչպէս էր նաև առ խաչակրօք, որ և առան քաղաքը, Երւուալէմ առանելին իրը քան և հինգ տարի եացը: Տիւրոս, նուաճուելին չետէ ի Թրքաց, կը մնայ աւերտի, և շատ անգամ նաև գրեթէ թափուր ի բնակչաց: Զարդիս է քաղոք գուզնաբեայ, որ կը կոչուի Սուր, ակար պարիսպներով, հազիւ երկը հազար բնակչօք: Ալյամուն Տիւրոս կամ Սուր է յարեկեան կողման երկրին որ ամանակաւ էր կղզի մը զնա մը երկայն, և կէս մըոն հնուռ ծովէպէտն, և ունի երկու նաւահան. գիսան որ կազմուեցան լիբ արկանելով Աղեքսանդրի ցամաքին և հին կղզւայն միջոցին, որ հիմա լոյն պարանց է: Բուն և գլխաւոր նաւահանդիսատը հիւրիսային կողմն է. բայց այս նաւահանդիսատն ես չէ այնչափ խօս մինչև ընդունել մեծամեծ նաւեր, պլ շատ փոքր նաւեր միայն կրնան մտնել հոն: Նաւահանդիսատը լեցուած է, և կղզւայն հիւրիսային տփան վրայ կան կարդաւ քարեղէն

սիւներ, որոց մեծութիւնը և բազմութիւնը բաւական են ցուցնելու մեծանուն քաղաքին նախնի փառաւորութիւնը: Բայց անոր հին փառքն անցուծ է ի ոպաւ, սոկաւ ձիկորոր միայն կը սփռեն իրենց ուսկաններն անոր աւերակաց մէջ, փոխանակ վաճառաշահ իշխանաց հին քաղաքին:

Տիւրիկոս, աշակերտ որոյ ձեռաւոր կը լրկէր Պօղոս իւր թւողթիւնը առ Ակեղեցին: Տիւրիկոս էր Ասրացի, և եղաւ ուղեկից Պօղոսի Ասրանթուսէ յըրուուազէմ, Գործ. Ի. 4: Տիւրիկոս տարաւ կողոսացոց և Եփեռացոց թուղթերը, և Տիմոթէոսի առաջին թուղթը: Առաքեալը կը կոչէ զնա սիրելի եղբայր, հաւատարիմ պաշտօնեայ ի Տէր, և ընկեր ի ծառայութեան Աստուծոյ, Եփեռ. Զ. 21, 22. Կոզ. Դ. 7, 8. Բ Տիմ. Դ. 12, և ունէր գիտաւորութիւն զրկել զնա կրտէ, մինչ Տիասս հոն չէր, Տիտ. Գ. 12:

Տապայք: Բազմութիւն որդուց կը համարուէր նշանակ օրհնութեան, Սաղմ. Ճի. 3-5, և անզաւակ ոյրիք կը խորհէին պյկեայլ հնարք պըրծելու ի նախատահաց ամութեան, որմէ կը պաղստէին առ Աստուծած ազուրէլ, երբ օրհնութիւն կը մաղթէին նորոգ ամուսնացելոց, Հռութ. Դ. 11: Ծննդական կնոջ յանկարծ և աստոիկ երկունքը շատ անդամ նամանութեամբ կը յիշուի ի Սուրբ Գիրու: Պօղոս կը համարի երկունքն իրբեւ արդիւնք և ապացոյց անկման մարդոյ, բայց այն կանանց որ կը տեսն ի համատու կու տայ պահովութիւն թէ, եթէ այն ցաւոց մէջ, որ առաջին կնոջ յանցաւորութեան պարիծ է, Ծննդ. Գ. 18, վատահութեամբ գիմն առ Աստուծած, կրնան սփոփումն և ազատութիւն գտնել Աստուծով, Ա Տիմ. Բ. 15:

Նորածին մանուկը սփոփութիւն էր լւաւ, աղով շփել և պատել խանձարքը, Եզեկ. Ժ. 4. Ղ. ուկ. Բ. 7-11: Ութ օրէն կը թլիփատէին ազուր և կը գնեկին անունը: Երբ հաթէն կը կտորուէր, առն կը կտորուէր շատ անդամ, Ծննդ. Ի.Ա. 8: Աղջիկ աղով մը ստանաւ կամ գոյեակը աղսւն քով կը մնար ցեաւան,

լինդ . ի թ . 59 . լ . 8 : Տղայք մեծ փութով և խնամով կրթել պարուժէր , Բ Օր . Զ . 20-23 , և անոնցմէ կը պահանջուէր պատուել զննողս և հնազանդել անոնց և որդի մը պարտէր Հպատակել իւր հօն ամեն բան մէջ , թուալ . Լ . 5 , թղյլ տուեալ էր նաև հօր իւր որդի տալ ժամանակ մը ի սորութիւն փախանակ պարաւոց , Պատ . ի թ . 3:3-4:1 . Դ Թագ . Գ . 1 . Մատթ . Ժ . 2:5 :

Անդրանիկ որդին , թղող ուրիշ առանձին չնորհք , (Տես Անդրանիկուրիւն) , իւր հօրը ժառանգութենէն կառնուր երկու բաժին , մինչ միւս որդիք կ'առնուին մէն մի բաժին . Հարորդիք կ'ընդունէն պարզք , և երբեմ միանենքուն հետ հաւասար բաժին , նննդ . ի թ . 1-6 . Խթ . 1-27 . Դատ . ԺԱ . 4-7 . Դատեղը չէին առնուր բաժին , բայց միայն թուոց ի թ . 1-11 յիշուած դիպաց մէջ :

Տղամ կամ որդի բառն Երբայեցերէն ոճով այլեայլ նշանակութիւն ունի . Բարի մարդիկ կը կոչուին որդիք Ասուուծոյ , որդիք լուսոյ , որդիք արբայութեան , այլովելի հանդերձ . չոք մարդիկ կը կոչուին որդիք զիին , կամ որդիք բարկութեան , անհնազանդութեան , այլովքն հանդերձ . Զօրաւոր մարդ մը կը կոչուի որդիք զօրութեան , ամբարիշուր որդի թելիարայ , ազեղնաւոր մը որդի աղեղան , և ծասին ոռար կը կոչուի ծասին որդին . Մարդու մը սերունդն անոր որդիքն են ազգի յազդ :

Տնտեսուրիւն , Քրիստոն , Աւետարանը հրատարակելու պաշտօն , Ա Կորնթ . Թ . 17 . Եփ . Գ . 2 : Նաև Աստուծոյ մարդոց հետ վարուելու երիւուրից կամ նպատակը : Նահապետակոն , Մովկիուական և Քրիստոնէական անտեսութեանց մէջ , Աստուծած սկսած , յառաջ տարածե կատարեալ ըրած է իւր յայտնութիւնն իւր անձին և շնորհաց զայդէոյ այս աշխարհան , Եփսոս . Ա . 10 . Լող . Ա . 2:5 : Աստուծոյ մեծ իսորհըրդայն կատարեալ յայտնութիւնը եղած է տակաւ , և մարդկային ազգին որպիսութեան և պարագաներուն համեմատ և յարմար :

Տավր , գաւառ յայնկյս Յորդանանու , ուր ապաստանեցաւ Յեփթայէ , երբ մերժուեցաւ Գաղպայացացիներէն , Դատ . ԺԱ . 3 , 5 : Տեղը ծանօթ չէ :

Տուրիա , Յորդուիւն Տեռուն , Ամմանացի իշխան , գաշնակից Սանարազամացոյ և Սամարացոց բնդդէմ բարեկալու շրեւից որ կը շնէնէր տւերեալ տաճարը , Նէեմ . Բ . 10 . Գ . 3 : Տուրիայի սպառնալիքն և նենդութիւններն ի գերեւ ելան : Մինչդեռ նէեմիր հեռու էր , Տուրիա Յուդուոյի գլխաւորներէն ունաց ձեռքով Տակառակ օրինաց բնակեցաւ նոր տաճարին գեղեցիկ սենեկներէն մին , բայց անարգանքը մերժուեցաւ , երբ կուսակալը ետ դարձաւ , Նէեմ . Զ . 17-19 . ԺԳ . 1-9 :

Տութ , կը նշանակէ շատ անգամ բնակութիւն , նիստ , ուստի և տաճարը և նոյն իսկ խօսանը կոչուած են տուն Աստուծոյ :

Տունք կը շինուին յարեւելս ընդհանրապէս քառակուսի ձեռով , ի միջցին բաց գաւթիւն կամ բակնզ որ ոյսպէս կը նաև փակութեած շորջանակի տան պատերէն : Բոլոր պատուհանք կը նային այն բակին փոյշ , ընդհանրապէս պատուհան չկայ փողցին վրայ : Կան մեծամեծ տուններ որ սենին քանի մը գաւթիթ , որ ընդհանրապէս հաղորդակցութիւն սենին իրարս . Հետ . Ալյո գաւթիթք են շատ անգամ քարայատակ , և մեծամեծ տուններէն շատերուն մէջ գաւթին մէկ մասը կը տնկուին թուուիր և ծառեր , Աղամ . ԶԴ . 3 . ՃԻԲ . 3 : Գաւթին մէջ կը շինուի նաև , եթէ հնար է , աղբիւր կամ աւազան , շատ անգամ զրորուզի , Բ Թագ . ԺԱ . 18 : Սովորութիւն է շատ տուններու մէջ տօթագին ժամանակներ հսկանոց տարածել բայր գաւթին վրայ , և անատեն բնակիչք տան օրուան մեծադպոյն մասը կ անցունեն ի բացի , ոչկենուք անդամ կ'ընդունենին հօն , գէթ ի բներիա , շատ անգամ գաւթին հարաւային կողմը իրը մը կայ պատին մէջ բազմոցով զարդարեալ , հօն ընկողմանելու և զով օդ ծծելու տօթոյ ժամանակներ :



801. ՆԱԽՆԵԱՑ

Խորագունքներ տան ճակատին մէջ՝
անդ կոյ կամարակապ անցք որ կը
տանի տան գաւիթը, ոչ ուղղորդ·
պղլ դարձուածով, սրպէս զի փաղո-
ցէն անցնողները շատեանեն զանոնք.
Այս անցից արտաքին դուռաց, մե-
ծամեծ տաւներու մէջ, կը կենայ
դռնապահ, Գործ. Ժ. 13.

Արեկելեան տանց հարթ տանիքը
շատ յարմար է առէպ տանինանո-
ւու և խոկալու. Հան Սամուել, Խո-
սկցաւ Սուուզի հետ, Ա թագ. Թ.
25, և, ըստ 26 համարին, կ'երեք
թէ նաև հան պառկեցան, ինչպէս
ցարդ սովորութիւն է յարեկելու, Բ
թագ. Ժ. Ա. 2. Դա. Պ. 30. Վ աւա-
կ'ըսէ. “ի սկզբանէ հետ Արարաց-
ցոց սովորութիւնն է, և է մանագա-
լոյն առօղջարար և զուարձայի,
գիշերներն անցունել տուներուն տան-
եաց վայոյ, որ պյո նպատակաւ շնո-
ւած են հարթ, և մօտակայ տու-
ներէն զատաւած օրմնվք: Ցանեաց
վայոյ ննջել արգարեն հանոյ թուե-
ցաւ մէջ, քանզի հոն կը վայելէինք
զավ ոգ, ազան մժզուիներէ և ա-
պականեալ շագիներէ, չունենալով
մեր վայոյ ուրիշ ծածից բոլց մայոյ
երկինք, որ պյուսը գեղեցիկ երկեցիք
կ'ընծայէ, ամէն անգամ որ կ'ար-
թընաց մորդ գիշերը, և մինչ լուս-

թիւն և միոյնութիւն յարմար կ'ը-
նն միտքն ի խսկումն, Գործ. Ժ. 9.
Հին արեկելեան տուներուն տանիքը
յարմարագոյն, շատ անգամ նաև մի-
միոյն անզի էր մօտակայ երկիրը բա-
ւական հեռու գիտելու, ուստի և հան
կը գիմելին վանագի ժամանակ, Աս-
մե. 3 իի 1. Տանեաց, յատակն էր
ընդհանրապէս պինգ հող, որ երր
անձրեւէ կը թրջէր կամ կը ճեղքուէր,
զուր կը վազէր վար, Առակ. Ա. 15,
և ուր, եթէ չմարքուէր, գարնան
կը ըունէր խօս վայրի, որ շուտով
կը ցրիար, երր անձրեւները կը դադ-
րէին, Սազմ. Ճիթ. 6, 7. Ես. Լ. է.
27:

Ցունիք յարեկելո, մանաւանդ հո-
յակապք, ընդհանրապէս քարաշէն
են. Հան թրծուն աղջւս կը դոր-
ծածուի: Բայց հատարտկ ժողովրդ-
եան տուներն ընդհանրապէս գծած
են, որոց շնութեան համար կը դոր-
ծածուին հող, եղեգ, յարդ, և ա-
սոնց նման նիւթէր, վասն որոյ յար-
մար օրինակ են մարդկային անցաւոր
և գիւրախործան կ'ենաց, Յօր. Դ.
19. և օրովհնեակ պատերն են կաւէ,
աւազէ և աղմէ, կամ, եթէ աւելի,
անեփ աղբւուն, “ասւները ծոկելու”
Յօր. Ի. Ի. 16. Մատթ. Զ. 19. Ի. Ի.
43, գուարբն չէր, ինչպէս ըստ

ԵՎԵԿԻԵԼ, ԺԲ. 5, որ ժաղարգեան առջևն ծակեց զատը, և այսու, ինչպէս յայսնի է, չխառաւեցաւ տաւնը, բայց դորձը զօրեղ սպառնալիք էր առնոնդնիրուն, ինչպէս նաև միւս օրինակը զօր կը գտնենք Եզեկիելի յաշորդ գլուխն մէջ, +0 էն մինչև 16 համար. Ասորւց երկրին և Բարելնի հին քաղցրներէն ուրիշ բան ննացած չէ եթէ ու հասարակց շնուռածոց աւերակներ. առներն ի պատ անհնա եղած են: Գոնդեսի և Նեղոսի կողմերը ճանապարհորդող կը պատմն թէ յանկարծ հեղեղներ գալով, այս գետերուն աւածուա եղեցը շնուռած արնակներու բազմութիւնը գիշերուան մէջ կ'առնուն կը տանին, անոնց հետքն անդամ չեն թողուր: Այս կը հստատէ մեր գրիշին առակը, Մասթ. ի. 24-27. Տես Տաղաւոր:

Տարք: Տես Հարկ:

Տպագիռն, քար պատուական գեղին, ի գյու գինուց, երբեմն նաև բաց կանաչ կամ կարմիր: Տպագիռնն էր մին յերկուսասան ականց Հրէից քահանայապետին լանջապանակին վրայ, Ալ. Ի. 17. Ղ. 10, և էր պատուականադյոյն ի բերոց երկրին բուշաց կամ հարաւային Արտրիչ, Յօր. Ի. 19.

Տրագանգիք, Քրիստոսի ժամանակ էր, ինչպէս առանեն յայսնի է, երկիր անհարթ և քարուտ, Պազեստինու հիւսիսային արեւելեան առնմանին վրայ, ի հարաւայ Դամասկոսի, ի մէջ լերանց Անապատ Արարից, յարենից, և իսուրէա, Աւրանիսիս և Բատանէա կոչուած գաւառաց՝ յարենից և ի հարաւայ, Պաւակ. Գ. 1: Հերովդէս Մեծ նուտամնց ոյս երկրին աւագանիքարայ մարգիկը, և Հերովդէսի մահուանէն ետքը անոր որդին Փիլիպպոս տռաւ ոյն գաւառը, և ապա Հերովդէս Ագրիպպա:

Տրիփանէ և Տրիփանէ, հին աշակերուք ի Հռովմ, հաւանականապէս քորը, և շատ օգտակարը աւետարանի գործին մէջ, Հռովմ. Ժ. 12.

Տրոգիլիս, անձն քաղցրը և հրուանդանի ինքնից, ի փոքրն Ապիս, ի մէջ Ափեսոսի և Մշանդը:

գետայ, հանգեց Սամօսի: Հրուանդան է Միւկազէ կոչուած լերտն գարեանդը, Գործ. 15.

Տրովադա, ծովեկերեայ քաղցր Միւսից, Փոքրուն Ասոյի հիւսիսային արեւմտեան մասին մէջ, Եղեկուն ծովսն եղերը, հին Տրովադացիքն կարծեցեալ աեղէն քիչ հետո դէպ ի հարաւ. Կան մօտակայ երկիրն ուր է Հելլեսպոնտոսի բարոց հարաւային եղբը կը կոչաի Տրովայ կամ Տրովադա Տրովադա եր երեկի գաղթականութեան Մակեդոնական և Հռովմէտական, և կը կոչուէր Տրովադա Ալգեսանդրէան: Թռարերին իսքի Մթամոցու կը կոչեն հին Տրովայի աւերակները: Տրովայի աւերակներն արգարե մեծ և երեկի են կողնոյ անասուի մը մէջ: Պօզոս առաքեալ նաց կարծ ժամանակ ի Տրովադա յամի Տն. 52, և անտի հաւարկեց Մակեդոնիա, Գործ. Ժ. 8-11. Իւր երկրորդ պյցելութեան ատեն ի Տրովադա, յամի Տն. 57, աշխատեցաւ հան յաշողութեամբ, Բ կորնթ. Բ. 12, 13. Իւր երրորդ պյցելութեան ատենը եօթնեակ մը միայն նաց հան, ոյս պյցելութեան վերջին օրն յարցց Պօզոս իւտիբոս անուն պատասին, Գործ. ի. 5-14, յամի Տն. 58: Տես և Բ Տիմ. Պ. 13. Տրոփիմս, աշակերու Պօզոսի, հնակ անոս, ծննդեամբ Եփեսոցի, եկաւ կորիթոս առաքելոյն հետ, և սպեկից եղաւ անօր ի ճանապարհորդութեան նորա յշրուազէմ, յամի Տն. 58, Գործ. ի. 4. Երբ Պօզոս ամամարին մէջ էր հան, Հրեայք ըրունցին զնա և կ'աղազակէին, "Ցունարին մէջ Յայներ մոցուց, և ուրբ աեղը պղձեց, քանդի տեսան երան քաղցրը Տրովիմսի հետ, և կարեցին թէ նաև զիրովիմս և մշց տաճարը: Քանի մը տարի ետքը Պօզոս կը գրէ թէ թողուց զնա հրանդ ի Մելիսոս, Բ Տիմ. Պ. 20: Այս հիւսանց ութիւնը չէր Պօզոսի առաջին պյցելութեան ատեն ի Մելիսոս, քանդի անատեն զիրովիմս մէկանց բերու Երուազմէմ, և ոչ ի Հռովմ անամապարհորդութեան ատենը, քանդի անատեն Պօզոս չհագիպցաւ Մելիսոս, պյց հաւաքար-

նապէս եղաւ այն առեն որ Գօղոս բան-
տարկութենէն ազատելով պահելու-
թիւն ըրա Փաքք Ալոփյ, կրետէի,
Մակեդոնից, և թերեւ նաև Սպա-
հից, յաւաջ քան զիւր երկրորդ
բանտարկութիւնն և զմահ: Տրոփի-
մոի վրայ ուրիշ քան չեմք գտներ:

Տօն: Ասուուած այլէ այլ տօներ
կամ հանգստեան և պաշտաման օ-
րեր սահմանեց Հրեկից մէջ, յաւիս-
եան պահելու համար ի նպաստ նո-
ցա գործուած մեծամեծ գիպաց յի-
շատակը. զորքինակ, շարաթը կը
յիշեցնէր աշխարհի տրամաթիւնը,
շատիլ կամ պատէրք զիւր յեթիդ-
առուէ, պեստէկստէն օրինաց տուշու-
թիւնն ի Աֆին, պյուղքն հանգերձ:
Տարեկան երկը տօներու առեն,
այսինքն՝ զատկին, պեստէկստէին և
ազգաւարահարաց, ազգին բոլոր ա-
րուներէն կը պահանջնէր երթալ
առանքը, Ել. Իդ. 14-17. Բ Օր. Ժ. Զ.
16, 17, և Ասուուած իւր մասնաւոր
հախախնամն թեան վահանան կը
պաշտպանէր անոնց սահմաններն,
մինչ անոնք ի բացեայ Եին, օտար
յարձակմունէ, Ել. Լ. Դ. 23, 24. Ու-
ժիշ աօնք էին փող հնչեցնելու, նոր
լուսոնց տօները, փուրիմը, նա-
ակատիրը, հանգստեան տարին, և
յարեկան տարին: Ասոնց վրայ խօս-
ուած է պյատը. Այս նուրիտական
տօներուն զահպանութիւնն յարմար
էր ոչ միոյն միոք բերելու ազգին
կանիւգոյն պատմութիւնը, պյատ
առծործելու կրոնից ադրեցութիւնը և
Մեռիպի ակնիւղութիւնը, զի՞ տա-
լու անոնց ուրախութեանն յլլուս-
ուած, փարատել հակառակութիւ-
նը և նախանձը, և նոր ընկերակցու-
թիւններ հասատելու ի մէջ պյա-
տը շեղեց և գերգոտատանաց: Տես
հաւուրեան օր:

Գրիստոնէւան եկեղեցին չամք
տօն յայտնապէս սահմանեալ ի
քրիստոուէ կոմ յառաքելոց. բայց
որովհետեւ պատուէր ունինք յիշել
անօր մահը քանիցո անդամ կը կա-
տարէնք ակրսնական ընթրիքը,
կրնանք ըսել թէ գրիստոս այս խոր-
հուրդը հասատեց իրբն մշտնշե-
նաւոր տօն: Գրիստոնեայք կը կա-
տարէն միշտ Գրիստոսի յարու-

թեան յիշատակը՝ սուրբ պահելով
կիրակին, որ, ինչպէս կը տեսնուի
Յոյշանութեան Ա. 10 համարէն,
Յովհաննու ժամանակ կը կազուեր
ընդհանրապէս “տէրուսնական օր”:

Տօն տաղաւարանարաց: Այսուպէս
կը կոչուի այս տօնը, վասն զի այս տօ-
նին օրերը Հընայք կը բնակէին տաղա-
ւարաներու կամ հրեզերու առակ որ կը
շնուռէին ծառէ սոտերէ և տերեներէ,
ի տանիս և ի գաւիթու առանց, նաև ի
փողոց: Նէւմիս կը պատմէ թէ այս
տաղաւարաներուն համար ժողովուր-
դը լեռներէն կը ժողիկը արմաւեն-
ուց, ձիթենաւ և մրտենուց սոտեր:
Տաղաւարահարաց առն էր յերից
տարեկան մեծամեծ տօնից մին, ուր
ամէն այր իսրայելացի պարտէր գըտ-
նուիլ, Բ Օր. Ժ. Զ. 16. Կը կատար-
ուէր ութ օր, թշրի ամսոյն ութե-
րորդ օրէն սկսեալ, պյատինքն հնգե-
ատան աւուրիդք յեաց քան զլուսն
լուսնին ի հսկումքերի, բայց պատ-
շն ի վերջին օրերը մանաւագ նշա-
նաւոր էին. Ղեա. Իդ. 42-43. Նէւմ.
Ը. 14-18: Այս տօնը սահմանեւած
էր ի յիշատակ քառատամետոյ պան-
դընտութեան իսրայելացւոց յահա-
պատին, Ղեա. Իդ. 42, 43, նաև իրրե-
ան երախտագիտութեան և շնորհա-
կալութեան վասն հնաց ցորենաց,
ուստի կը կասուի նաև ժողիկը տօ-
նը, Ել. Իդ. 16. Լ. Դ. 22: Այս ժամա-
նան էր առիթ ուրախութեան և
աօնի: Հասարակաց զնին համար
կը մատուցուէր երկու խոյ և շորիք-
տառան գառն առաջին եօթն աւուրց
իւրաբանչւրին: Բաց ի սոցունց, կը
մատուցուէր նաև երկաստան եղ
առաջին օրը, երկստասան՝ երկրորդ
օրը, մետասան՝ երրորդին, առան-
չորրորդին, ինն հինգերորդին, ութ-
վեցերորդին, և եօթն եօթներորդին:
Իսկ ութերորդ օրը կը մատուցուէրն
մի եղ, մի խոյ և եօթն գառինք,
Թու. Իթ. 12-39: Այն եօթներորդ
տարին Մափէսն օրէնքը կը կարդաց-
ուէր նաև հրապարակաւ, լու ի լու-
ամնայն ժողովրդեան, Բ Օր. Լ. Ա. 10-
13. Նէւմ. Ը. 18: Այս արարուու-
թեանց վրայ յետին Հընայք յառե-
լին նաև հրաբառն գինւու նուէր,
որ կը թափուէր իւրաբանչւր աւուրց

առաւտօնեան զրհին։ Համեւ քահանցայք ամսն մէ Անըլովամբ ջուրէն լեցունելով Ձրց գուռն կազմած գուռնէն կը առնէին տաճարը, և հանի ճայն փաղց և եղջերափաղց, կը թափէին ոյն ջուրը սեղանը դրուած զահին վրայ։ Այս, ինչպէս հաւանական է, կը կատարուէր ի յիշտառկ առաւ ջրցն զօր Աստուած տուած էր իսրայէլացոց մինչ կը զանդիմէին յանապատին, և թերեւ կը նշանակէր նաև մարքուժին ի մեղաց, Ա. Թագ. է. 6. Այս արտրողութեան հետ կ'երգէին ևս . ԺԲ. “Արախութեամբ ջուր պիտի քաշէր փրկութեան ազբիւրներէն,” և թերեւ լէ ելայդրուած էր նաև մեր Փրկչին հրաւէրն այս տօնին տաենք. “թէ որ մէկը ծարեւ է՝ թուր ինձի դայ ու խին, Յափ. է. 37, 38. Ասացին և ուժերորդ օր տօնին էին շաբաթցւան, յորո կ'ըլլար սուրբ ժողով, և ամէն գործ արքելեալ էր, Ղետ. ԻԳ. 39. Թուր. Իթ. է2, 35. և որով հնակ ուժերորդ օրը տարւոյն մէջ կատարուած էրկը մէծ տօներուն վերցն էր. կ'երկի թէ մասնաւորապէս կարեւոր և նուրիրական կը համարուէր։

Տօպրակ, պարկ կամ պայսասակ որով կը տանէն մանապարհորդք պաշար կամ մանր կարառի ի հանապաշորդ պէտո։ Մասմթ. Ժ. 10.

Տօսայի, ծանօթ թուրփ գեղեցիկ, մշտազաւարճ, որ կը բաւոնի Եւրոպայի և Ասիայ շատ աեղերը։ Տօսայի փայտը շատ յարգի է քանդակի համար. Եսայեայ կ. 43 համարին մէկ յիշուած տօսուի բառը կը թուր նշանակէլ բատ բառմաց անուկ մը նանի. Գործածուածնէ է իրեր նշանակ յայնից առաջանածն, յարեւելու մասնական իշխանները և գատաւարները, և երկուաստն ցեղը միանգամայն կը կազմէին ի սկզբան մի հանրապետութիւն, բայ իմայ նման Ամերիկայի միացեալ նահանգաց հանրապետութեան։ Երբ Յեսուսամենց քանակութիւն էր կ'երկին, ինուրէն, Գործ և Մանասէի կէս ցեղն առին յայնկըս Յորդանան, յարեւելու մասնական ցեղը և Մանասէի ցեղն միւս կէս առին բաժին բաժին յայնկըս գետոյն, յարեւմատա: Երկուաստն ցեղք մատցին իրեր մրցեալ ակրութիւն, մի ազգ և մի թագաւորութիւն միշտ է մահն Սոզմնի, երբ առն ցեղք ապստամբելով Դաւթի առն գէմ, կազմեցին իսրայէլի թագաւորութիւնը։ Տես Երրուսնիք։

Տոպր, 1. Քաղաք Ղետական յերկին Ասերոյ, Յեռ. ԺԲ. 28. ԻԱ. 31, Ասուր էրկին ասհմանազաւիւր, ոչ հասի ի հիւսիսյ Դանայ, Թաւ. ԺԳ. 22. Դատ. ԺԲ. ՅԵ. Բար երկար ժամանակ ունեցաւ իւր սեղհական թագաւորներն իստ ամանց էրիւ. էին պյուս.

անուամբ քաղաքք յերկին Ասերոյ։ 2. Քաղաք յԱւերին, որ Դաւթի ժամանակ եղաւ հարկատու Հրէից, Բ. Թագ. Ժ. 6, 8, 19.

8

Ցեղ. Երկուաստն որդիք Յակոբայ եղան մէն մի ազգատոմէմբ գլուխ։ Այս երկուաստն ազգատոմէմբ յօրոց կազմեցաւ Հրէից ազգը կոչուեցան իւզ. Բայց Յակոբ իւր մահուան անկողնին մէջ որդեգրեց զեփրեմ և զՄանասէ, Յօվուեփայ երկու որդիքը, և կամեցաւ հաստատել նաև զանոնց երկու ուրցն ցեղ իսրայէլ մէջ, Շննդ. ԽԸ. 5. Աւստի փախանակ երկուաստն ցեղից, եղան երկրաստն ցեղք, քանիզ Յօվուեփայ ցեղն եղաւ երկու Սական երբ Յեսուսամանց գանհանակ երկիրն հրամանաւ. Աստուծոյ, երկուաստն ցեղ միայն հաշուաց, և երկուաստն բաժին բրաւ. Երկիրը, քանիզ Ղետոյ ցեղն որ, իրեւ նուիրական, որոշեալ էր ի պաշտօն Աստուծոյ, շարուեցաւ ուրցն բաժին, պյլ բնակութեան համար արուեցան պնոնց քաղաքներ բորբ երկիրն մէջ, հանգեր երախակարգ, ատանաբորց և նուիրօք ժողովքեան։ Յւրաքանչեալ ցեղ անէր իւր սեպհական իշխանները և գատաւարները, և երկուաստն ցեղք միանգամայն կը կազմէին ի սկզբան մի հանրապետութիւն, բայ իմայ նման Ամերիկայի միացեալ նահանգաց հանրապետութեան։ Երբ Յեսուսամենց քանակութիւն էր կ'երկիրն, ինուրէն, Գործ և Մանասէի կէս ցեղն առին յայնկըս Յորդանան, յարեւելու մասնական ցեղը և Մանասէի ցեղն միւս կէս առին բաժին բաժին յայնկըս գետոյն, յարեւմատա: Երկուաստն ցեղք մատցին իրեր մրցեալ ակրութիւն, մի ազգ և մի թագաւորութիւն միշտ է մահն Սոզմնի, երբ առն ցեղք ապստամբելով Դաւթի առն գէմ, կազմեցին իսրայէլի թագաւորութիւնը։ Տես Երրուսնիք։

Ցեղ. Հասարակ ցեղն է ճճէ ապահանիչ առուեզինապ. Գարբէկ ապիպակ ճանճ մը կ'ածէ ձուն, որին

կ'ելլէ փոքրիկ որդ փոյլուն, որ փստուելով լինի գարեւալ ճահճ: Յեցն իրրե ապահանիչ տառեաց, և իրրե ճնշին, և տկուր ճճի, ոտեզ կը լիշուի և Սուրբ Գրիս, Յոր. Դ. 19. ԺԴ. 28. Ի. 17. Ես. Ծ. 9. Ռդ. Ե. 12. Մատթ. Զ. 19, 20: Ճեռ Հանդերձ:

Ճճիկ որ ընդհանրատէս ցեց կը կոչուին և որոց մէկ տեսակն է վերայիշեալ հաստրակ ցեցը՝ շատ են թուով. բայ բնագիտաց՝ իրր հազար հինգ հարիւր, Յեցը կը թռչի տառածուն և գիշերները, և այսու կը տարրերի թիթեանկէն որ կը թռչի ցերեկ միայն: Որդը որմէ կ'ելլէ ցեց՝ կը շարժի արտգ, շատ կառուղ է, և անյագաբարար կ'ուտէ իրեն յարմար նիւթը, հաստրակ ցեցն՝ ատուի, այլիք՝ մուշտակ, բառոց տերեւներն այլովքն հանդերձ:



Ցիթ, թռչուն մեծ, յափշտակիչ, պազէի ցեղէն, և բազմազի: Ցիթ անսուրը է բայ օրինաց Մովիսի, Պ. Ետ. ԺԱ. 14. Բ. Որ. ԺԴ. 13: Տեռ թռչութ. Ցիթն է մերկադյուխ կամ սակաւածաղ, լերկապարանոց, երկայնաթե, անախորժ, և գարշահաս: Գիշակեր է: Բայց ոչ միշտ, և է արտսես լոյժ: Երբ սւզա մը անսուազութենէ կ'իյնոյ ճամբան և կը մեռնի, իսկ և իսկ այս շաղզակեր թռչունը կը տեսնէ հեռուէն, և խմբովին կու զոյ դիական վրայ:

Ցարեն, Սուրբ Գրոց մէջ կ'առնուի փսխանակ տմէն տեսակ արմատաց, ճան ընդոց, ինչպէս որուան, ոտպի: Պաշեստին ժամբանա-

կառ կու մար տուան արմատիք, որ բնակչաց գլխաւոր պարէնն էր: "Յուրին, զինին և ձեթ" էին սեպհական բարդ այն երկրին: բույ ցորեն և դարը կը բաւսնին տակաւելին առատութեամբ, եթէ ցանուուին և մշակուուին: Բուն ցորենը շատ անդամ կ'ուտէին դաշտը, հասուն հասկերը շփելով ապաւուր յորպէնն, Բ. Օր. ԽԳ. 25. Մատթ. ԺԲ. 1: Մուրկ փիրեալ կամ փոփինդ, պյանիքն բոյհած ցորեն, էր սովորական կերասուր իսրայելացւոց, ինչպէս և ցարդ Արարացւոց, Հառութ. Բ. 14. Բ. Թագ. ԺԲ. 28: Հրեսյք հացի համար ցորենը կը պատրաստէն սա կերպով: ցորենը կը կասուին բրով կամ ձաղկաւ, Ես. ԽԲ. 27, 28, կամ առաթուր եղանց, Բ. Օր. Ի. 4, և կամ "ուուր և առաթաւուր կանասոյլիւ", Իս. ԽԱ. 13, որ էր գործի ողոցածն նման կոռաց, զոր կ'անցունէն ցորենի հսուկերուն վրայէն և զամբք կամ ձիովք: Տես Կալ: Երբ ցորենը կը կասուին, կը զատէին զայն մըկոյէն կամ ունդէն հսուլով, ոյսինքն հովին տալով, հեծանցաւ որ թիզ նման գործիք էր, Մատթ. Գ. 13: յետ ոյնորիկ մազելով ցորենը կը մազքրէին օտար նիւթերէ, Ամնվու. Թ. 9. Ղուկ. ԽԲ. 31: Այս պատճառաւ կալը բաց օդի մէջ էր, և, եթէ հնար էր, բարձր տեղ, ինչպէս և տակաւին յարեկելո ըստ վկայութեան ճանապարհորդաց, Դատ. Զ. 11. Բ. Թագ. ԽԳ. 18: Այսպէս զատուած և մարքուած ցորեննն երկեն կը ծեծէին սանդի մէջ, Թաւ. ԺԱ. 8. Ցայտ. ԺԲ. 22: բայց ընդհանրապէս կ'ազոյին յազօրին:

Ազօրիք կը շնուռէին սուրին բոլորակ քարէ որդի վերին երեսու քչի մը գուաւոր էր, և վերին բոլորակ քարէ որդի ներքին երեսը կորնթարդ էր: Այս քարինք էին իւրաքանչիւր իրր երկու ոտք որտամազծիւ, և կէս ոտք բորձրութեամբ, և կը կաչուէին, իւրաքանչիւր, երկան կամ երկանաքար, Յոր. ԽԱ. 24. Դատ. Թ. 53. Բ. Թագ. ԺԱ. 21: Ցորենն ընդունով ծակն էր վերին երկանաքարին կեդրունը, և ազօրին դարձելու համար սուրին երկանաքարը կը հաստա-



ROSS. CO.

ուեր գետինը, և վերինն այնպէս գրուած էր որ մարդ մը կրնար զոյն արագ դարձունել բանելով դաստիարակնեն: Ալիւը կը թափէր երկու երկաններուն քովերէն դուռ ազօր պակ գետինը տարածուած լաթին վայ: Ալմէն տուն ունէր ազօրի, և օրէնքը կ'արդելէր դրաւ առնուլ ուրիշն ազօրին կամ երկանը, Բ Օր. Ի. 6: Մովիսական օրինաց անմիւն մարդասիրական պատուէ էրներէն մին էր այս: Ալյո տեսակ ազօրիկ տաշաւն կը գործածուին յարեւես, նաև Սկզբանց ուրիք դրարը կ'ըսէ: Կիսպրոս կզզնն տեսավ գետինը տեսակ մը քար ցորեն ազառ, որոյ նմանը կոյ նուե ի Սկովոխիս, առ Լարսոնցիս, և Պաղեստին ամեն տեղ: Ասոնք աշխարհի նախկին ազօրին են, և կը գտնուին դեռ ցորենարեր երկիրներ ուր չին և իմաստ սովորութիւնք դիւրաւ չեն փոխութիր ուր և հեշտագյուն միջոցներու: Ալյո երկաններով աղալու գործը յատուկ է կանանց, որ ազօր ցն առջե գետինը նսանելով կ'ազնան: այս էր ապացքին ետքը ըլլաւ: Ալ. ՓԱ. 5: և այս սովորութիւնը կը լուսուորէ մեր Փրկչին մարդարէական խօսք Երուսաղէմի աւերածին օրուան համար: “Թէ որ երկու կնիկ մէկ ազօրիքի մէջ աղջառ վրայ գտնուին, մէկ պատի առնուի ու միւր ձգուին: Մաստի: Ի. Ի. 41: Ասմիսն այս կանացին աշխատութեան դատապարտուած էր, Դատ. ՓԶ. 21: Կանայք

ազօրոյն անախօժ ձայնին հետ կը խանձնն քազցը հուտպաներ, և երբ տար կամ երկուասուն կին կը գարձունեն աղօրիք, քարերուն ձայնը կը թնդացնէ ականջներ: Որովհետեւ աղջումն կ'ըլլար կանուի այգուն, ազօրին գարձնող կանանց ազմուկը կը լուսէր բոլոր քազարը, և շատ անդամ կ'արթնցներ անոնց անկարենիր տէրերը: Սուրբ Գիրք ազօրոյն ձայնին պակսիւը կը յիշէ բրեկ նշան ամայութեան, Երեմ. Ի. 10. 8 այս. Ժ. 22:

Յաւլք Բասանուու, կ'արածէին պարտ երկիր, և յաւնենալով բաւական արածող, կը լլային ուժգին և վայրագ, ուստի և անզգուշութեամբ մօտեցազները կրնային “պաշարէլ”, և կախէլ առաթուր: Այս ցուլք նշանակ էին հզօր և անգութ թշնամեաց բազմութեան, Սաղմ. Ի. 12. ԿԲ. 30 հս. Լ. Դ. 7 Տես և կզ:

Յօն: Պազեռոտին և ուրիշ քանի մը արևելքան երկիրներ ցողը շատ առատ է, և մեծապէս կը նպաստէ պահէլ և ամեցնել բայսերն այն եղանակներուն մէջ երբ շատ քիչ կը տեղայ անձրեւ կամ բնաւ չի տեղար: Մաւնարէլ կըսէ թէ զօրոց վրանները որ կանգնեցան Թափոր և Հերման՝ “պահպէս թրջած էին ցուլք որպէս թէ անձրեւ եկած էր, ” Դատ. Զ. 38: Իրդ Ծ. 2: Յօն յաճառ է նահաւանդ երանց մօտ, և ճիշդ յառաջ կամ յետոյ քան անձրեւային եղանակը, կը գովուի միշտ իրքէ անգին պարգև Ասուուծոյ, Նննդ. Ի. 28: Բ Օր. Լ. Գ. 28: Բ Թագ. Ռ. 1. Յոր. Ի. 19: Անգ. Ա. 10. Զար. Բ. 12: Յօն թելագրած է գեղեցիկ նմանութիւններ նուրիսական մասենացրաց, Բ Օր. Լ. Բ. 2: Բ Թագ. Ռ. 12. Սաղմ. Ճ. 3 Աւակ. Ժ. 12: Ով. Ժ. 5. Միք. Ե. 7:

Փ

Փակէն, բայզ, սրդի Ռսմելոյ, և զօրացուի զօրոց Փակէիպի արքայի Խորոյիքի: Դասմանաւոթիւննիւթեց իւր աւրով գէմ: յարձակի կեցաւ անոր վրայ անոր թագուուրակին մէջ ի Այս-

մարիս, և սպաննելով զնա 758 ին
նախ քանի զիր., ինչ թագաւորեց
քոսին տարի իւր յառի թագաւու-
րութեան վերջին առանեները դաշնա-
կից եղաւ իսամասկոսի Ասուսց հեա,
որ յարձակեցան Յուդայի թագաւո-
րին Աքազու վրայ, և Աքազ ինդրեց
Ասորեստանի օգնութիւնը: Հետեան-
քը ու եղաւ, որ Ասորեստանի թա-
գաւուրը թագղաթփազասար առաւ-
դիմանակոս, և բոլոր իսրայելի եր-
կիրն յարեկելց Յորդանանու և ի
հիւսիսոյ Գալիլիայի ծովան, գերի
առանելով ընակիչները: Յեա առկաւ
մոյ Ելոյի սրգին նվաճե դաւ գոր-
ծեց Փակէտի, սպաննեց զնա և թա-
գաւուրեց անոր աեզ, ՚ի թագ. ժԵ.
25-38. ժԶ. 1-9. Ե. Ը. 1-9. ԺԵ.

Փակէտիս, որդի և յաջօրդ Մա-
նայեմի, արքայի իսրայելի, եր անը-
գամ թագաւոր, և երկու ասրի
մասն թագաւորեց: Փակէտ, որդի
իսոմելոյ, դաւ գործեց նման և սպան-
նեց զնա բուն անոր պալատին մէջ,
՚ի թագ. ժԵ. 22-25.

Փագէտի, որդի Երեբոյ, և սերբնդ-
եամբ չորրորդ ի Անմոյ: Խոչուեցաւ
Փագէտի, ոյսինքն բաժնանան, վասն զի
յաւուրու նորա բաժնեցաւ երկիր,
Ծննդ. ժ. 25. 16:

Փանուէլ, քաղաք յպինկոյ Յոր-
դանանու, և մօն ի Յորդ գետ, ամ-
բացեալ հզօր աշամարտկաւ զոր Գե-
դէսն քանդեց, վասն զի Փանուէլի
մարդիկը զացան օգնել ն.ա Մադի-
անացւոց գէմ, ՚իստ. Ը. 8-17. Յե-
րօրովզամ Ա. նորոդեց զՓանուէլ, ՚ի
թագ. ժԵ. 25: Խոչուեցաւ Փանուէլ,
ոյսինքն Ալուունց երես: վասն զի
հան հոռուեցաւ Տակոր Եհավայի Տրե-
սուկին հետ գէմ առ գէմ, Ծննդ.
1. Ը. 30.

Փառան, Ծննդ. ժԴ. 6, մէծ և
նոր արձակ անապատ ի Հարաւոյ Պա-
զեստինու, և յարեմակց Ել Արա-
պահ Հսփախին որ կընթանայ մեռեալ
ծավին մինչեւ ի ծոցն Ադապահ: Այս
անպատանին մէջ և անոր մօն իս-
րոյելացիք պանդիտեանն երեսուն և
ութ տարի: Տես ի գերս Ելից: Այ-
ծառուէր ի Հարաւոյ մինչեւ երեքօրեայ
մահապարհ հետի ի Անմոյ, թու.
ժ. 12, 33. ժԳ. 11, եթէ ոչ

մինչեւ ի նոյն թիցն Անմոյ, ՚ի Օր. Լ. Գ.
2. Ամբ. Գ. 3: ՚ի հետեխոյ կը փա-
կէր իւր մէջ կադեսի և Անմի անա-
պատաները, թու. ժԳ. 4, 24, 27:
Հան ընակեցան Հագար և իսմայէլ,
Ծննդ. ԱԱ. 14, 21, և հան առանձ-
նացան, նախ՝ Դաւիթ, և ապա՝ Ա-
գագ, Ա. Թագ. ԻԵ. 1. Գ. Թագ. ԺԱ.
18. ԱԱ. անապատան, ըստ Գուրբ-
հարտի, և անհուն ամոյի երկիր
կրոյին, մի սպիտակ գոյլախաղիք:
կայիին սակայն այս անապատին մէջ
ժամանակաւ քազարներ, մշակեալ
աեզեր և բաւական ընդարձակ ար-
ատակեղիք: Խոնարհագոյն լեռանց
շղթայ մը հիւսիսային արեւելեան
մասին մէջ կ'անցնի յարեկելց յա-
րեւուսու:

Փառք, Փառաւորել, ՚ի Սուրբ
Գրին մէծ և պէտ գէտ նշանակու-
թիւն սևնեցող անուանք, որ կը գոր-
ծածուին, երբ կը խօսուի Աստուծոյ
և անոր գործօց, Գրէշին և անոր Ա-
ւետարանին, երկնային իրաց և
սոյին նմանեաց վրայ: Աստուծոյ
փառքը, շատ անգամ աեսանելի
կերպով կը յայտնուէր ի հին անտե-
սութեան որ նշանակ էր Աստուծոյ
մանաւուր ներկայութեան: ՆԵ. ժԶ.
7-10. ի. 9, 10, 16, 17. Լ. Գ. 18-23.
Գ. Թագ. Ը. 11. Սազմ. Զ 1. Զոյք.
Բ. 5: Աստուծոյ փառքը կը տեսնուի
անոր գործերէն, Սազմ. ժԹ. 1.
Հասովմ. Ա. 19, 20: Բազց Գրկութեան
գործին մէջ մանաւանդ կը տեսնուի
իւ և նշանաւոր կերպով: “Քիսուն
Գրիսոսի անձովը...” Ցովհ. Ա. 14.
Դ. ԵրինՇ. Դ. 6. Երը. Ա. 3: Քրիս-
տոնէին գլխաւոր գախճանն է ապրիլ
“Աստուծոյ փառացը համար ապին-
պէտ որ Աստուծուած աւելի փառաւոր-
եալ աեսանի, Ա. Կարմէ. Զ. 20. Ա
զետը Ա. 9: Երգ. /ան սա ձեւ, “Աս-
տուծոյ փառք առւր, ՚ի նշանակէր,
խօսուվանէ ծշմարաւթիւնն առաջի
ամենագիտին Աստուծոյ, Յես. Ը.
11 Ցովհ. Խ. 14: Ալ խօսքը, “Փառքը”,
Սազմ. ժԶ. 9. Լ. 12 Մէ. 8. Ճ. 1.
կը նշանակէ հոգին կամ անձ, ինչ-
պէտ յայտնի է իմաստէն:

Փառք, իրանց ողն, վերջին հե-
սկային մասն Արարտի շղթային,
յարեկելց մեռեալ ծավուն. գագաթ-

ներկն մին էր. Հարաւ, Բ Յու. ԼԲ.
Տ. 1. 4. Ավհսնի թագաւորու-
թեան հարաւային մասին մէջ էր,
թու. ԽԱ. 20. ԻԳ. 14, և յետց
անցաւ Ռուբենեանց, ՑԵ. ԺԲ. 3.
ԺԳ. 20.

Փարաւը, -ըստուիբան, 1. որդի
Եմմերայ, քահանայ և պլխաւոր
պաշտօնեայ ասամարին. սամակու-
թեամբ գէմ կեցաւ Երեմայի, և
հալսծեց մարդարէն մինչ ծեծել
դաս և պնդել ի կոմեզո, բայց բող-
ը գարձաւ անոր պլուիը, Երեմ. ի
1-6.

2. Որդի Մեղքեայ, թշնամի Ե-
րեմայի, և անոր բանաարկութեան
համար աշխատազներէն մին, Երեմ.
ԽԱ. 1. ԼԸ. 1-6. Այս Փարաւը պա-
պատասհէն շատեր գարձան Բա-
բերնի գերավենէն, Ա. Մնաց թ.
42. Եղր. Բ. 38.

Փարաւն. ՏԵ Ովկար :



Փարաւն, բան Եգիպտական
բառ է մուտեալ յերբայցերէն, և
կը նշանակէ բախուր, ուստի ուր որ
պյու անսւնը կը գանուի, պէսը է
հասկնայ թագաւոր, զորօրինակ,
Փարաւոն Ա. ափառ՝ է արքայ Ա. ա-
փառ. Այս պատկերը Փարաւոնի մը,
Երեմ. Անուակայ, գտաեր պատկերն է,
Եգիպտական կոթողէ մը առաւածա-
նիր Երկաստանն կամ Երկաստան
թագաւորը Եգիպտաստ կը յիշուին ի
Առւրը Գիրը, որոց բոլորը կը կրեն
Փարաւոն յարչորդումը, բայց ի շ-

րից. Փարաւոն կոչուածներէն եր-
կուցն ունին նաև ուրիշ յատակ
անուն, ինչպէս Ներաւով և Վա-
գաւ. Առւրը Գրաց մէջ յիշուած
Փարաւոններուն ժամանակադրախան
կարգը գրուած է սարք Շամբոլիսն
և պլլ օմանչք այս Փարաւոններէն
զոմանու միւնեցն անձ կը համորդին
արտօղին պատմութեան մէջ յիշ-
ուած Եգիպտացի թագաւորաց հետ.
Կան նաև Փարաւոններ որ կը թան
անձանաթթ: Արդարէ Եգիպտասի պատ-
մութիւնը և ժամանակագրութիւնն
պյանձէն համառօս, մաք և իրարու-
հակառակ կերպով յիշուած են, որ
Փարաւոններէն և ոչ մըցն անունը
և թուականը կրեան սուսպիր ցաց-
ուիլ յառաջ քան զԱթօնի:

1. Փարաւոն, ՄՆԱՊ. ԺԲ. 15, Ար-
րահանման ժամանակ, 1920 ին նախ
քան զԲԲ. Այս Փարաւոն էր հա-
ւանականապէս Թերական հարաւու-
թեան:

2. Փարաւոն աւեր Յովենիայ, ՄՆԱՊ.
ԼԸ. 36. ԼԹ. Մ. Գործ. Ե. 40, 13,
1728 ին նախ քան զԲԲ. Ամանց կը
կարծէն թէ Փարաւոն որոյ առաջին
պաշտօնեայն եղաւ Յօվենիա: Էր որդի
յիշելու ի Գիրը Մնադոց, ԳԼ. ԼԸ. 36.

3. Փարաւոն, որ էր ճանչանցար
գՅավուէփ, և առ որպէ ճանչ Մազ-
ակ, 1571 ին նախ քան զԲԲ., Ել.
Ա. 8. Գործ. Ե. 18. Եփր. ԺԱ. 23:
Շատ հաւանական է թէ ուրիշ Փա-
րաւոն էր առ որպէ Մազակու սափո-
ւեցաւ Փախչել Մազիանցւոց եր-
կերը, և որ մեռած էր երբ Մազակու,
արդէն ութմանմենի, գարձաւ Մա-
զիանցւոց երկելն յիշգիպառ, Ել.
Բ. 11-23. Դ. 19. Գործ. Ե. 23.

4. Փարաւոն, առ որով Խորոյե-
լցիք եւն Եգիպտասուն, և որ կոր-
ուսեցաւ կարմիր եղանակ մէջ, Ել.
Ե.-Ժ. Դ. Դ. Դ. Թագ. Ժ. 7. ՆԵ. Բ.
10. Անզ. Ճ. Ե. 9 ԽԱ. 15. Հասմ. Բ.
17. Երբ. ԺԱ. 27. 1491 ին նախ
քան զԲԲ. :

5. Փարաւոն, Գաւթի ժամանակ,
Գ. Թագ. ԺԱ. 18-22, 1030 ին նախ
քան զԲԲ. :

6. Փարաւոն, աներ Անզամնի, Գ.
Թագ. Գ. 1. Ե. 8. Բ. 16, 21, 1010 ին
նախ քան զԲԲ. :

7. Սիսակ, մօտ ի գործածն թա-
դաւորութեան Սոզանի, և առ
նորովաճան, 975 ին նախ քան զբր.,
Գ Թագ. ԺԱ. 10. Ժ. 9. Բ Մանց.
ԺԹ. 2. Այս ժամանակէն հետեւ Ե-
ղիպսացի թագաւորոց բռն ահ-
սանք կը յիշուին ի Սուրբ Գիրս:
Տես Սիսակ:

8. Զարա, թագաւոր Եղիպատոսի
և Եթովզիոյ, առ Ասպիր, 830 ին
նախ քան զբր.: Արարաքին պատմիչք
կը կոչեն զամ Ասորքու: Տես Զարա:

9. Ավով, կամ Անկրոս, ժամա-
նակակից Աբազու, 730 ին նախ քան
զբր.: Դ Թագ. ԺԷ. 4. Տես Ավով:

10. Թարակա, թագաւոր Եթով-
զիոյ և Եղիպատոսի, առ Եղիկիոյին,
720 ին նախ քան զբր.: Դ Թագ.
ԺԹ. 9. Ես. Լ. 9. Թարակա թուի
լինել Ասորքուի Տեղընան, և Յա-
րակիդէսն Մանեթովսայ: Տես Թա-
րակա:

11. Փարաւոն Նեքաւով, առ Յազ-
անես, 612 ին նախ քան զբր.: Դ
Թագ. ԽԳ. 29. 30. այլովքն հան-
դերձ, Բ Մանց. Լ. 20-24. այլ-
ովքն հանդերձ: Նեքաւով եր որդի
Փառաւոնիկեայ: Տես Նեքաւով:

12 Փարաւոն Վափառ, ժամա-
նակակից Նարուգոդոնոսորայ: Եր
թուոն Նեքաւովոյ, և Ապրիկոն Հե-
րոդոսոյ Անդեկիտ գաշխակից եղաւ-
Վափառոյ Նարուգոդոնոսորայ դէմ,
և Վափառ զանեց զԱսորքատանեայո
Պազեսաինու Երկրէն, առաւ զԱթ-
ոն և զՑիւրոս, և գարձաւ Եղիպ-
տոս մեծ աւարու Կերեկի թէ Վա-
փառ շանաց օդնել Հրեկից և արգե-
լուլ Երուսաղեմի իսպառ աւերումը,
Երեմ Լ. 1-5. Ի. 1. Իզեկ. Իթ-
Լ. Վափառ թագաւորեց քառն և
հինգ տորի, և բնիկեց աթուուն
իւրոց զօրաց ձեռքը Խիւրնեկի գէմ
ակյածղոյ պատերազմէ մը ետքը, ինչ-
պէս մարգարէացուած եր: Երեմ.
ԽԳ. 30.

Փարեզ-Ոլա, Բ Թագ. Զ. 8: Տես
Ոլա

Փարիսեցի, թուով բազում և
արիսդ աղանդ Հրեկից, վարդապե-
տութեան և սովորութեան շատ կէ-
տերու մէջ մարտան, բայց բաժան-
եալ այլեալ կուսակցութեանց կամ

դպրացներու քանի մը թեթև կէտե-
րու մէջ, որդիրի էին դպրոցք կամ
աշխակերուք Հրեկից և Եսամուխի, որ
անուանի Հրեկու վարդապետներ էին:
Փարիսեցի անունն ընդհանրապէս
կ'առնուի Երասյեցերէն բորչ բա-
ռէն, որ է բաժտնել, որպէս թէ
Փարիսեցիք զատեալ և որոշեալ էին
ազգին Խացեալ մասէն իրենց բարձր
իմաստութեամբը և սրբութեամբը:
Փարիսեցւց ազանդը երեկցաւ յետ
դպրձն Հրեկից Բարելոնի գերութե-
նէն: Գայով անոնց վարդապետու-
թեան, թէպէս կը յարգէին իրրե Հնե-
ից հաւատայն պղրիւր, կ'ինծայէին
մեծ և հաւատար նոխութիւն աւան-
դութեանց պատառէրներուն մանա-
ւանդ յարտաքին արարոզութիւնն,
որդիրի էին, լուացմունք, պահք,
երկոյն ազօթներ, սղործնութիւն աալ,
հեթանոսաց և մնաբուորաց հետ
հազորութենկ զգուշանալ, պլազմն
հանգերձ: Տես Մատթ. Զ. 5. Ժ. 11.
ԽԳ. 5. Մարկ. Ե. 4. Պուկ. ԺԲ. 12:
Փարիսեցիք Մոզիսսական օրէնքը բառ-
ու բռա կը մենէին, բայց և այնդէս
շատ անգամ կը բռնարարէին օրինաց
որին ըստ աւանդութեան և ըստ
քանց մենէլով զայն: Տես Մատթ.
Ե. 31. 43. ԺԲ. 2. ԺԲ. 3. ԽԳ. 23:
Աբրութեան կամ իստամբէրութեան
երկաւթոզ, և բարեկայտական ար-
տոքին ձեռնով զօրու կը կատարէին
հրապարակաւ և առ ի ցցյու, սա-
ցած էին Փարիսեցիք մեծ անուն և
ազդեցութիւն հասարակ ժողովրդ-
եան, մանաւանդ կանանց մէջ:
Սաղիկեանց պէս կը կարծէին թէ
ամենայն իրք և դէպք արգասիք են
բախտի կամ ճակատագրի, բայց ոչ
այս առահճան հարկաւոր մինչ իս-
պառ եղծանել մարգկոյին կամաց
պատութիւնը: Հոգին կը համարէին
անմահ, և կ'ընդունէին մարմնոց
հանգերձեալ յարութիւնը, Գործ.
ԽԳ. 8: Կը կարծուի նաև յումանց
թէ Փարիսեցիք կը հաւատային նաև
հոգեփոխութեան, բայց առ պյո
վերաբերեալ ակնարկութիւն մը չենք
գտներ ի Նոր կատակարանի, և ոչ
Յազեազոս կը յիշէ պյոպիսի ինչ:
Յանձախ անգամ կը յանդիմանէ

գրիստոս Փարիսեց սնապտրեաւ-
թիւնը և ժշատութիւնը, անոնց ա-
զօթքը, ողբանվթիւնը, ատոռնորդը
և պահքն ի ցոյց մարդկան, Մատաթ.
Զ. 2, 5. Ղուկ Ժի. 9, նաև անոնց
կեզծաւորութիւնը որով կը ջանային
ծածկել պարաւուկաւ կրօնից իրենց
զեզծ ցանկութիւններն և վարքը,
Մատաթ. իդ. Ղուկ. Ժի. 11. Յազէ.
Է. 48, 49. Ը. 9. Փարիսեց այս
ամենային թերութիւններն անինայ և
անուշտա յանդիմոննեղով շոււա առե-
թի եղաւ Փրկիչն այն մոլեգնեկոց,
Մատաթ. Ժի. 11, ուստի և Փարի-
սեցիք եին որ կ'ուզեին բառաւլ ա-
նոր կեանքը, ինչպէս բարձին իսկ,
և առին անոր արիւնն իրենց և իրենց
զաւուերուն վրայ. Բայց կ'երեկ թէ
կային անոնց մէջ առաքին և ճշ-
մարտապէս բարեգալստ անձինք,
ինչպէս Յազէփ Արեմաթացի, Նի-
կոգեմոն, ծերունն Ալմէռն, և այլք.
Մատաթ. իի. 57. Ղուկ. Ը. 25. Յազէ.
Գ. 1: Տառանացին Սօզոն եր իրաս
Փարիսեցի, Գործ. իդ. 5. Գաղ. Ա.
11: Փարիսեց բարուց և վարուց
էական յատկութիւններն կը տես-
ներն առաջաւին Քրիստոնեայ երկիր-
ներու. Աչ, և են այսպէս առելի
Քրիստոսի, ինչպէս եին Փարիսեցւ.

ՏԵՇ

Փարուիմ, թ Մնաց. Գ. 6, երկիր
ազիւ սակայ. Հաւանականապէս
Ութեր, կամ, ըստ Գետենիսոն, արե-
ւելք

Փարփար. Տես Արտամա:

Փեզեմայ. Ճախօթ բանջար, սասա-
կասուտ և դասնահամապէս: Քրիստոս կը
յանդիման զ Պարիսեցին որ ի ցոյց
իմաստ օրինապահութեան կը տառա-
նորդէին փեքենան, որմէ բառ օրինաց
տառանորդ տայ չէր արժէր առանին
չնչենութեան համար, մին, օրինաց
առել է եական մասերը կը թօզուին,
Ղուկ. Ժի. 42.

Փելքիմեր կը յիշուին միշա Քե-
րեթիւներու հետ իրեր թիկնապահք
Թագաւորին, թ Թաթ. Ը. 18. լ. 7
Ալս բարա, եթէ չէր անուն Հրեայ,
կամ Փղշատցի առհմի, կը կարծուի
հանուակել ընթացով, ուստի կը նշա-
նակեր թերեւ արքունի սուրհանդակ,
ինչպէս Քերեթիւն բառը կ'ելէ Եր-

րայեցերէն իրեւ բառէն; ուստի և
կը նշանակէր թերես արքունի գա-
հիմներ Տես Քերեթիթեր:

Փելիքս, երւակի, Հռովմայեցի
կուսակայ Հրեաստանի. ծննդեամբ
եր սարուկ կղոգեայ կայսեր, որ ա-
զատ ըրաւ զնա և առուա պաշտօն,

կոչելզվ կղոգիսս: Ըստ Տափառոսի
պատմագրի եր անգութ, զեղի և
վարմաթ: Հրեաստանի մէջ ամուս-
նացաւ ընդ Դրամիզոյ: քեռ կը ըստ
անունն Ազրիպպայ: Փելիքս հրապու-
րելզվ զատուծ էր զիրուսիզ իւր ա-
մուսնէն Ազրիպս: Երբ Լիսիաս
զրկեց զ Պօզոս կեռորիս ուր կը նաստեր
կուսակայը, Փելիքս կանելով տռա-
քեալը լսեց անոր գատոր, և համազուե-
ցաւ թէ անմեղ էր Պօզոս, բայց ի պյ-
ես պահց զնա կատուան, թէ պէտ
մ զնզ և ի խոյելզվ, քոնզի կը յու-
ստր առաքերյն բարի կամերէն բաւա-
կոն մէծ գումար մը ընդունել անոր
ազատութեան համար: Բայց կին նո-
րա Դրամիզա, որ Հրեայ էր, կը բազ-
ձար լսել Պօզոսի քարոզութիւնը,
և առաքեալը կանցուելով Փելիքսի
առջի, խօնցաւ իւր սովորական հա-
մարձակութեամբ արգուութէան,
զգաւութեան և վերջին գատաս-
անին վրայ: Փելիքս դոզաց, բայց
նորէն զրկեց զ Պօզոս բանոտր, և հեզ-
ձուց իւր խօնին ձայնը. տին՝ որ որի-
նակ բաւան զօրութեան թուլու-
թեան և յապազման վտանգին: Լիր-
կու արի եռքը, յամի Տն. 10,
Փելիքս կ'ոչուեցաւ Հռովմ, և թո-
զուց զ Պօզոս ի բանաի ի չնորհուկո
Հրեայ բայց Փելիքս կոչուեցաւ ի
գատասան, յանցուար գատասեցաւ
իւր, յոսի վարչութէան հաւար. և
հազը պրծաւ մահուանէ մի նորդու-
թեամբ: Եզրոր իւրց Պալլասոյ որ
սիրելի էր կայսեր, Գործ. իդ. 26.
1. 1:

Փենմատ, Բառու, երկրորդ կին
է կանայի, հօր Ամանւելի: Տես Աթ-
ան: Անոնց պատմութիւնը զ եղիցիկ
օրինակ է բազմականութեան շարեաց,
և Խագու Ա:

Փենման, 1. որդի Եղիտղարոյ,
և թուան Անարոնի քառանույապեարի:
Փենէհէս իւր համանձն և համար-
ձակութիւնը ցուցաց աճապարելով

սպաննել Յուդիսյի պղծագործ իշխանը, և անոր ընկերը Մաքիանացի կինը, Մովսոր ժամանեան մէջ, թու. ի. ի վարձ պյո Համարձակ և պատեհ ծառայութեան նորա քահանայապետութիւնն հաստատեցաւ անոր ասհմին մէջ հաւատարիմ թալու պայմանաւ: Բաց ի կարճ ժամանակէ մը, պյոն է ի չեղեայ մինչեւ ի Սադովի, Փենէչեսի ուրանդը վարեց քահանայապետութիւնը մինչեւ տաճանքին աւելաց: Փենէչէս առաջնորդեց Խորայիկի բանակին յաջորդ պատերազմներուն մէջ ընդ Մազդիացին, թու. լ. լ. 6. Սոզմ. մ. 30. 31. Նշյն Փենէչէս էր զլուի պատգամութրաց որ զիկուեցան ի յանդիմանութիւն Յօրդանանէն անդին ժառանգող ցեղերուն, որ սեղան կանգնած էին, թես. ի. ի. 5-34: Հօրը կենդանութեան ատենը Փենէչէս էր վերակացւ Ղետացւոց, թու. գ. 32, և յետոյ եղաւ քահանայապետ, թես. ի. ի. 33, և երբեք քահանայապետ ծանոց թէ Առաւելոյ կամբն էր պատժել Գարայի մարդիկը, Դատ. ի. 28:

2. Մին յորդաց չեղեայ քահանայապետ: Տես Ոփի:

Փետայ: Տես Արդ յօրգաց:

Փետաս, Պարիսո, յաշորդ Փերեսի ի կուսակալութեան Հրետառանի, յամի Տես 80. Երբ կը մեկներ Փերեսի Հրետառանէն, հոմնելու համար զՀրեայութողուց զՊօղու կապեալ ի կետարփա Պազեառինու, Գործ. ի. ի. 27, և երբ Փետաս եկաւ, Հրեկից զիխաւորները ինդրեցին դատապարտել առաքեալ, կամ զրկել զնաւ իրուսողէմ, քանզի Հրեայիք գարան գործած էին սպաննել զնաւ նամրան: Ա.լ. Փետասը պատառանեց թէ Հառվալյացեց ոռվորութիւն չէր դատապարտել ամբոտանեալ մը առանց լույս, և խօսացաւ լուել անոնց ամբատանութիւնն ի կեսարիա: Հինգ օր եռքը լույսը զՊօղու և աեղեկանալով անոր դէմ բերաւած ամբատանութեանց, առաջարկեց Զօղոսի իւր գտափի որոշումն յանձնել Հրեկից Սինեարինին: բայց Զօղոս բաղբեց առ կայոր, և պյուպէս հանեց ի գերեց Հրեկից նեն-

գաւոր իորհօւրդը և Փետասի գիւտառութիւնը: Փետաս, պրշելու համար թէ ինչպէս զրկելու էր զՊօղոսի յառաջն անոնք, անդամ մը ևս լուց Պօղոսի յառաջակայութեան Ադրիպացոյ արքոյի որ նեկած էր յաջջցյն Փետասի: Փետաս աւազակները բազմացած տեսնելով Հրետառանի մէջ, ջանաց նուաննել զանոնք: վերցուց նաև կախարդ կամ մագ մը որ բազմութիւնն իրեն եակէն ճգած էր յանապատ: Յօվելովո գովութեամբ կը խօսի Փետասի կարճ իշխանութեան վրայ: Փետաս մեւաւ Հրետառան, յամի Տես. 62, և յաջորդեց անոր Ա.լ. ինսո:

Փերեզացիք, Մննդ. ԺԵ 20, հինգակիշք Պազեառինու, որ իսունաւ էին գոհանացւոց հետ, կամ թերեւ ինքեակը ևս էին սերանդ Քանակու: Այ թուրի թէ կը բնակիքին գանձանցւոց երկրին կեդրոնը, Մննդ. Լ. ի. 30. Ցե. Փ. Ա. 3. Ժ. ի. 15. Դատ. Ա. կ. 4. 5. բայց կային նաև Փերեզացիքները Յօրդանունու երկու կողմէ, լիրանց վրայ և գաշուերուն մէջ: Սուրբ Գրոց մէջ շատ տեղ, Քանանցիք և Փերեզացիք կը յիշուին իրուք զիխաւոր ժողովուրդք երկրին, զօրոբինակ Արբահամօն և Ղովտոյ ժամանակ, Մննդ. Ժ. 7. Ա.լ. յեղէն ոսկաւ մացորդ կամ առ Սոզմաններ որ նուանեց զանոնք և ըրահարկան ծառայ, գ Թագ. Թ. 20: Տես Քանանցիք:

Փիտիքօր, տեղի մօտ Սաւէզի ծոցին, և անոր հիւսիսոյին արեւատեան կոզմը, երրորդ և վերջին բանակատեղի իորպէլացւոց, կարմիր ծով անցնելուն առաջ, ել. Ժ. ի. 2. 9. Թու. Լ. ի. 7: Տեղը չի կրնար ճշդիք որոշութիւն հրամ: Տես Ա.լ. Ալիք Իդիք:

Փիտիք, գայլան, գրիստանեան կիս ի կենքրայ, որ էր արեւելեան հաւասահագիս կորինթոսի: Փիտիք տարաւ Պօղոսի թաղթին առ Հառվալյացին: Ա.լ. թաղթին մէջ Պօղոս կը յանձնէ զիկիք անոնց վատահութեան և գիւտառեական սիրոյն: Այ թառի թէ Փիտիք էր առիշաւագուհի, և ունէր ստակ և կամք բարիք ընել պյուց առաջապէս Պօղոս կ'թագ: "Համերուն ինամբք տարաւ ու ինձի ար, և պատմ. Ժ. 1. 2: Ակ որ կ'օգնէ

Գրիուսոսի հաւասարիմ ծառայի մը, պյոնէ կ'օգնէ անչափ բարւց կա-արման։ Հոգին լուրդ Փերէի բարին ու գործքը կը ցուցնէ արժանի նմա-նազարթեան։ Այսորսի մայքը յա-ւիսեան պիտի յիշուին իսրայելի մը։

Փիզեղոս, գոխուսիսն։ Տես Հեր-մոցին։

Փիրամ, մին ի քաղաքաց զոր ոչի-նեցին իսրայելի որբիք ֆարաւանի համար ։ Եցիսպասո, իրենց գերու-թեան ասունը, իշ. Ա. 11։ Փիթում է հաւասարականապէս Պաթումնո զոր Հերովատոս կը յիշէ, և կը դնէ մօտ ի Պիրեսէթ և Պեղուսեան բազուկն Նեղոսի, ոչ հետի ջրանցքն զոր շնչեցին Ներուով արքայ և Դարեհ, Գցելու համար զնեցա կարմիր ծո-վուն հետ։ Տես Եկեղեցաս։

Փիլիման, յուրածց, հարուստ քաղաքացի ի կողոսոս, ի փախզիս։ Պօզոս գրեց թուղթ առ Փիլիման, երբ անոր ծուռան զինեսիմն ես կը դրէեր։ Փիլիման որ գործառ էր Պօզոսի միջոցաւ՝ կը յորդորուի բն-դունել զինեսիմն իրեկ ։ Եղրույր ոփ-րեկի։ Պօզոս այն ատեն բանարկեալ եր ի Հառվիմ։ Թուղթին Պօզոսի առ Փիլիման պանչելի օրինակ է փափ-կութեան, քաղաքավարութեան և մարդասիրութեան։ Տես Ոնեսիմն և թուղթ։

Փիլիման, թուղթ առ։ Տես Փիլի-ման և Ոնեսիմն։

Փիլիպպեցիս, թուղթ առ։ Պօզոս գրեց այս թուղթին ՚իւր առաջին բանարկութեան առեն ի Հառվիմ։ յամի Տն. 62։ Զերմ շնորհակալաւ։ Թիւն կը մատուցնած օգնութեան համար զոր գրկած էին Փիլիպպեցիք Եպափրոդիտեայ ձեռաց, և գոհու-թեամբ կը յիշէ ահօնց անդուն սերն առ նա, ինչպէս նաև անօնց քրի-տունէական անօտիւտ վարըք, և պնդութիւնն ի հալածանն, Փիլ. Ա. 7, 28, 29. Բ. 12. Դ. 10-15. Տես և Բ. Կորնթ. Ը. 1, 2։

Փիլիպպէ, քաղաք Մակեդոնից առ կը նորսէր փախակ բգեշիք։ Փիլիպպէ կոչուած է յածուն Փիլիպ. պոսիթ թագաւորին Մակեդոնացւոց, որ նորոգեց և գեղեցկացւոց զոյն,

ուստի և քաղաքը կործնից յ առա-նձն անունն որ էր Դաթոս։ Օդու-ստո դրկեց հօն Հավմայեցի գաղ-թականներ, և պյո պատճառաւու ու նէր քաղաքը բանի մը առանձին շնորհէ, ուստի և էր Մակեդոնիայի մէկ մասին գլխաւոր քաղաքը։ Գոր-ծոց առաքելց այս խօսքը, Գործ. ԺԶ. 12, կը թուի նշանակիլ թէ Փիլիպպէ էր առաջին քաղաք ուր կը հանգիպէր ճանապարհորդը, երբ կը հանձնէր Մակեդոնից նաւահանգիս-տը Նեապոլիս, որտէ տասը մըսն միայն հետու էր Փիլիպպէ յարե-մուտո հրախոյ ընդարձակ գաշտի վայ։ Հոս եղաւ անուննի կախն ուր Բրուտոս և կատիս յազթուե-ցան յՈգոստեայ և յԱնտոնիոսէ, 42 ին նախ քան զիր։ Հոս նաև Գո-զոս առաջին անդամ քաղաքը Ա-ւետասանը Եւրոպայի ցամացին վայ։ յամի Տն. 52, երկնաւոր տեսուամբ յորդորուելով երթալ Ցրովոյէ ի Փիլիպպէ։ Առաջին գործազն եղաւ Լիբիա, և եկեղեցին որ իսկզն հաստատուեցաւ հօն նշանաւոր ե-ղաւ այս առատաձեան և նշմարիս Բրիտոննեայ կոյց բարի գործերով։ Պօզոս և Ներս մնանեակ աղջիանէ մը հարցուկ գեն հանձնին հոս, և պյո պատճառաւ բանուեցան, ծեծուե-ցան անիսայ, և բանարկուեցան։ Բայց աննոց կապանքը քակուեցան հրաշիւք, բանատպեար գործաւ, և թղթ տոււա աննոց երթալ յԱմէ փիլապիս։ կը թուի թէ Պուկա-նաց հօն, և նորէն ընկերացաւ Պօ-զոսի, երբ Պօզոս մրասամատ ոցիք։ Եթիւնն ըրաւ Փիլիպպեցաւ իւր հմեցերորդ ճանապարհորդութեան առեն յԵրաւանիմ, յամի Տն. 58, Պ. Գործ. ԺԶ. 8-10. ի. Յ-ն յազ-քին անցն հրմա գոցուած է ամե-րակիներով։

Փիլիպպաս, 1. շրբորդապեա, որ գի Մեծին Հերովդի, ի կոսին նորս կզէովատրոյէ։ Երբ Հերովդի թա-գաւորութիւնը բաժնեւեցաւ, Փի-լիպպաս եղաւ չըրբորդապեա Բատա-նէոյի, Ցրպոնիսայ և Ալեքանիսայ, Ղուկ. Գ. 1. Տես Հերովդէ 1. Փի-լիպպասի կեսարիսն պյո Փիլիպպ-սէ առած էր իւր անունը։

2. Հերովդես Փիլիպպոս, աւրիշ պր-
տե Մեծին Հերովդի և Մարիամայ
դաւերէն Անձնի, ոչ թէ ի Մա-
րիամայ զար կը սիրէր Հերովդէն։
Յօվսենոն Հերովդէն կ'ահաւանէ զայս
Փիլիպպոս։ Այս Փիլիպպոս կ'ապրէր
առանձնացեալ, բանցի Տոյրը մեր-
ժած. եր զնա ժամանգութենէ, և
եր առաջին ամսւանի Հերովդիքադայ,

Մատթ. Փ. 3. Տես Հերովդին։

3. Փիլիպպոս առաքեալ, ի Բնթ-
սոյիթայ, ի սկզբան անափերս Յով-
հանուու Մկրտչի, և մին յերկուսա-
ստիից որ կանուխ կանչուեցաւ եր-
թալ քիրուսոի ետևէն, Մատթ.
Փ. 3. Յով. Ա. 43-48. Գործ Ա. 43
Փիլիպպոս շատ անգամ կը յիշուի
Աւետարաններուն մէջ, Յով. Զ. 5-
7. Փ. 21. Փ. 8-10. Ըստ աւան-
դաւթեան Փիլիպպոս քարոզեց աւե-
տարանն ի Փիլիպպոս, և մեռաւ Հե-
րովդուիս, յերկրին Ասուց։

4. Փիլիպպոս, ապրկաւագ կ աւե-
տարանիւ. Գործ. Զ. 5. Ի. Ա. 8 Եփես.
Դ. 11, ի կետարիտ անցուց իւր կե-
նաց գէթ մէկ մասը, և առներ չօրս
դաւերս որ ուներին մարդարկութեան
ձերք, Գործ. Բ. 17. Ի. Ա. 8-9. Յետ
մահուն Սաեւմանոսի, երբ Քիրուսոն-
եայք արտառուստեցան Սրբուազենէն,
բայց յառաքելոց, Փիլիպպոս քար-
ոզեց Աւետարանը Սամարիա մեծ յա-
ջազութեամբ, և կը գործէր շատ
հրաշք։ Այս երանենից զրազման մէ-
ջն կանչուեցաւ, գործել հետաւոր
աեղ մը առանձին մարդու մը, ոյն
է Եթովպացի ներքինացն համար.
բայց ներքինին առարաւ Աւետարանին
լցոն Արքիկէի իւսաւրին կողմը, և
կը կարծուր թէ հան լուսաւոց շա-
ռակը. Պահանու զատառութեան մէջ
Փիլիպպոս քառ պատահման կ'օրիշուի
առաքեանիքէն, Գործ. Բ. 4. 14.

16. Փիլիպպոս քարոզեց աւետարա-
նը Պաղեստինա Եռվեղերկոյ քաղա-
քաց մէջ, Ազավանու մինչ կետա-
րիս, ուր յետոյ Պազս և ընկերը
նորու եղան հերմ Փիլիպպոսի շտա-
րէր, Գործ. Ի. Ա. 8-16. Փիլիպպոսի
վերջն պատմութիւն անեանօթ է
մեզ։

Փիլիպպոսարիւն, ի հուսուիրա-
նիւն, նոր կուսկարանին մէջ կը նը-

շանափէ ունացն և խառակար հոյե-
ցողութիւն մարդկային մասց, ոյս
աշխարհիու իմաստութիւն, և սու-
տակուն գիտութիւն, Ա կորնթ. Ա.
18-27. Ա. Տիմ. Զ. 20, որ հակառակն
է աւետարանին նշանաւութեան։ Գո-
զոս կը գդուշացնէ զկողոսացիս թէ
գուցէ կողովուուէին կամ գէրի ապր-
ուէին Փիլիպպոսութենէ, Ա կող.
Բ. 8. Մարդկային որտին թիւրու-
թեան ափրագոյն ապացուցչերէն մին-
է, որ սիրուը կրցաւ ոյն աստիճան
թիւրութիւնը աղնուազ ոյն կարո-
զութիւնը, որ է միարը կամ լանի :
Մարդկային բարձրագոյն միաբերն-
անդամ շատ անգամ կուրացած են
բոլորովին մինչև շտեանել կրօնական
նշանաւութիւններ, և մարդոց իմաս-
տասիրիլու կորոզութեան ոյցը և կո-
րոզը եղած է ոչ թէ մինչոց առո-
ւածգութեան և առուուծիքա-
թեան, ոյլ անձնահամ, ապստամի
և յիմար ամբորտաւ անութեան,
Մատթ. Փ. Ա. 23. Ա կորնթ. Բ. 14.
Գ. 18-20. Ելլթէն Սպիրիւրեան
և Սպորիկէնան Փիլիպպոսոյց ծաղրեցին
Պօզոսի քարոզութիւնը. և Պօզոսի իւր
թուզթիւռուն մէջ շատ աեղ իւր գո-
րուն իւստուութիւնը կը ցուցնէ հա-
կառակ Յիսուսի Վրիստուի իմաս-
տութեան և նշանաւութիւն կրօնից, որ
Փիլիպպոսոյց և իմաստուց կը թուէր
ոսկ լիմարութիւն, վասն զի Աւե-
տարանին իմաստութեան յաղթա-
նակը ոչ թէ զայն քարոզողներուն
նարարիուսութենէն կամ նրբու-
թենէն եր, ոյլ Ասոււծոյ զարու-
թենէն և Հոգւցն Արդոյ ազգեցու-
թենին ի սիրու և ի միտո հուսաւա-
րիմ հաւատացելոց, և վասն զի պյու-
իմաստութեան նպատակը ոչ թէ
զումբացնել կամ շղզուրթել եր
զնորդիկ, ոյլ ցուցնել անձոց թէ
յանցաւոր և ապօտամի էին մարդիկ
Ասոււծոյ գէմ, և չկարսուելու հա-
մար կարս էին Փրկչի։

Խնդիրն որ Փիլիպպոսոյց թեան
պատմաւաւ եղան Յունաց մէջ շատ
ազանդներ, Խչցէս Ակադեմէնք,
Քիրիպատեռիւնիւնք և Սասիկէնիւնք,
Նոյնուու Հրէից մէջ եւան այլէառ
ազանդներ, ինչպէս Սասինեանք, Փա-
րիսիցիք և Սագուինիք։ Փարիսիցիք

կը նմանէին փոքր բշտակ Աստյիկեանց, Ասդուկեցիք Եղիկուրեանց, և Եղանեանց Ակադեմիանց: Փարփացիք էին հպատակներ, ունայն և անուպարծ իրեն, զԱսոյիկեանոն: Ասդուկեցիք կ'ուրանույին զանմանութիւն հոգւց և օգիներու դպրութիւնը և Եղիկուրեանց պէս բոլորսին անփոյթ և անհոգ էին Հանդերձեալ կենաց համար: Եսունեանք աւելի համեստ էին, աւելի պարզ և կրօնուեր, և յայն սուկո շատ մօտ էին Ակադեմիանց:

Ատանգը յօրմէ կ'զգուշացնէր Պօզուս իւր Ժամանակին Քրիստոնեաննը, կոյ տակաւին, ինքնուհաւանութիւնը յնական ընկեր է անաստուածութեան և սրբի անկեղջութեան, չուզեր անսուն յայտնութեան ճշշմարտութիւններուն, և կը հերքէ ինչ որ հանց չէ իւր ճաշակին կամ քան իւր հասուութիւնը վեր է: Ճշմարիտ իմաստութիւնն, ընդհակառակին, խնարհ է և հնապանը: “Ով որ Աստուծոյ թագաւորութիւնը պզտի տղու մը պէս չընդունի, բնաւ պիտի շմանէ անոր մէջը.”

Փիղադեղփիտ, քաղաք Լիւդիոյ, ի Փոքրի Ասիս: Այս քաղաքին մէջ էր Ասիս եօթն եկեղեցիներէն մին, զո՞ր իրեն հաւատարոց մեծալու կը գովէ Գրիսոս, Յոյոյ. Գ. 7-13: Փիղադեղփիտ կայսեցաւ պյա քաղաքը Ատապաստ Փիղադեղփուտ թագաւորէն Պերգամոյ որ հիմնեց պյա քաղաքը: Փիղադեղփիտ էր ի մէջ Հերմոս գետոյ և Տմազոս լերան. իրը քանի և ուժ մզոն ի հարաւոյ արեկից Սարգիկեայ: Քաղաքը մնեց քանաներ կը կրէր առել երկարացներէն, և հին հանելու զարմանք էր թէ ինչպէս մարդիկ կը համարձակէին ընակել: Զարդիս է աւան փոքր և գծուծ, բայց մեծատարծ, իրը 12.000 բնակչոց պրց 1.000 ը Յոյոյ Գրիսոսանեայ են և ունին եղիսկոպոս և իրը քանի անձինք սոսրին կցներէն: Կան հինգ եկեղեցի և մեց մէկիր, որոց միջն համար աւդացիք Գրիսոսանեայք կը կարծէն թէ էր ոյն եկեղեցին ուր պաշտօն կը կատարէին նախնի Գրիսոսանեայք առ որ կը գրէ Յովհաննէ:

Փիղեառա, պէտք, եր հերեաքիս և մերժուեցաւ եկեղեցիէն, վառ զի կ'ուրանոր յարութիւնը և անհաւատութիւն կը արածել, թ Տիմ. Բ. 17, 18: Տես Հիմնեա:

Փիղոն, գրախար ուսուզող չըրս գեաներէն մին, Ծննդ. Բ. 11, 12, և որ կը վազէր բոլոր Եւելոյի երկրէն, ուր կը գտնուէր ազիի ոսկի: Խնչուտ գրախոր, նշյապէս այս գեան սոյնայլ անզիր կը կարծուի: Տես Եղանէ և իփրատ:

Փիղապ, հաւանականապէս էր անուն յորդորանոց զօրապետաց թագաւորին Գերարայ, Արքահամոն և իուահակայ ժամանակի, Ծննդ. ԻԱ. 22. իջ. 26.

Փիղմիկէ, 1. քաղաք մօտ ի հարաւոյին եղր կրեաէի: Փիւնիկէ ունեն իուահամբգիսա, որ զարդիս կը կոչուէր Լուգրոյ, և որց ըբրունն է գեղ հարաւոյին արեկիլոց Պօզոս: Արք կը իուաւարէր ի Հուովմ ի կիսարիսի, չիցան մօնել այս նուահամբգիսը, Գործ. իիշ. 12.

2. Փիւնիկէ, Գործ. Ժիշ. 3. բնդարձակ ամամբ կրնշանակիր նեղ երկիրն ընդդրուր երկայնութիւն արեկեան եղերաց Միջերկրական ծովան, յԱնտիոքոյ մինչև ի սահմանու Եղիսաբետ: Բայց ըստ Փիւնիկէ էր ի մէջ Լաւոդիկէ քաղաքին Ասորոց և Տիրոսի, և կը պարսինակէր մահաւանդ: Տիրոսի և Անդամի երկիրները: Յառաջ քան զնուանել Յետուոյ, զՊառականին, այս երկիրն կը տիրէրն քանանացիք, որդիք Գամայ, որ կը բանոււէին երկուտան տահմ, յորս զօրաւորագյուն էր ոյն ցեղը որ շնեց զԱնդամ և էր գլուխ ըստ քանանացւոց, և, զո՞ր Յշոյք կ'անուանն Փիւնիկից: Փիւնիկիցիք միայն չնաւանցան ի Յաղամնէն, և ոչ յաշորդ Թագաւորներէն, բայց նուաննցան Ասորեատանի և քաղցւացւոց թագաւորներէն: Յետոյ հետ զիեակ եղան հայասկ Պարսից, Յունաց և Հայութեցւոց:

Փիւնիկէցիք երկար ժամանակ համաւաւար եղան իրեն հարուստ, կերթ և հզը աղդ: Փիւնիկէ էր գաշնակից արեւութիւն վաճառաշահ:

քաղաքաց, որոց իւրաքանչեւրն իւր սեպհական երկրիներով էր հպատակ յատուկ թագաւորի մը, Անոնց ծովեղերը ծագիւալ էր իրու առ իրաքաղաքներով, իրենց նաւատարմիզց կը զգեկին անարգել ամէն կոզմ Միքայէլի քրիստոնէան ծովուն եղերը, ունեին առետրական հազարդութիւն և գաղթականներ Եւրոպայի և Ուրիշիէ հեռաւորագյուն ծովափանց վրոյ անդամ: Ամէն երկրի բերք կը գնուէին և կը վաճառաւէին անոնց վաճառանոցները, եղեկ. իշխ. կարքեգոն, Տիր սուսին Հազմունք, էր Փիւնիկեցի գաղթականներին, ինչպէս նաև կոտիկու և Թարսիո ի Սպանիա, Եղեկ. լ.Բ. 13. Անոնց լեզուն գրիթէ նոյն էր ընդ Երրայեցերնին, և Ազանիոյ քաղաքաց շատերուն անուտնց մէջ կը նշանառէի: Ազգամնն Երաւանցէմի տաճարին և իւր նաւերուն շինութեան և նաւարկութեան համար պարագան էր Փիւնիկեցւոց ոգուութեան: Տես Տիերսա: Անոնց երկրն էր ի մէջ ծովեղերն և բարձակ իրանանու, և որովհետեւ քաջուուած էր և պազարեր, իւր ոյլեալլ բարձրութեանց վրոյ կը բերէր ողջի ողջի բայսեր և առւնիկեր: Փիւնիկեցի կը պաշաէին զբահազ և զլաստարսիթ:

Զարդիս Փիւնիկէ է հպատակ Օսմանիանց, և կը վերաբերի Ասքի կուսակալութեան, և աւելի քան երկու հազար աարիէ հետէ չունի ազգային կամ ընիկ թագաւորներ, կամ որեկտ ազատ կամ իրանօրէն կառավարութիւն: Փիւնիկէ անունը չի գտնուիր Երրայական գրոց մէջ, ոյլ ի Գիրս Մակարայեցւոց և Նոր կատարանին միոյն: Երրայեցի գՓիւնիկէ կը կոչեն միշտ գանձան, և ո. իգ. 11. Մատթէս, Ժ. 22. Քանանացիք կ'անուանէ կիւը զըր Մարկոս, և. 26. կ'անուանէ Փիւնիկ Ասորի, այսինքն Փիւնիկեցի Ասորւոց երկրէն, քանզի Փիւնիկէ անառան մասն էր Ասորւոց երկրին,


Փիւնիկ Ասոր: Տես Փիւնիկէ: Պղլատացիք, անուանի ժողովուրդ, կը բնակէին քահանա հարաւային ծովեղը, որ յանուն նոցա կոշուեցաւ. Փղշատացիք, Սազմ. կ. 8. ձմ.

9. Կամ Պաղեսաին: Փղշատացիք կը թուին ի սկզբան գաղթեալ Եղիպատուսէ ի կափիթօր, որով կը հասկնան ամանը զլցեաւ, այլք, ըստ նախնի մատենարաց, զկապագովիկիան, նանդ. Ժ. 14, և ապա անախ եկան Պաղեսաին կափիթսրացի անուամբ, և զանելով Աւացինը որ կը բնակէին Ասերիմէ մինչեւ Գազա, բընակեցան փսիանակ նոցտ, Բ. Օր. Բ. 23: Փղշատացւոց երկրն էր ի մէջ Յագայի բարձրաւանդակաց և Միքայէլի քահանանին, և է ըստ ի մէծ մասին գաշտույնին և պաղուեր, կը բերէ տարեւ տարի առաջ հունձ, թէպէս քաջ մշակուած չէ և ոչ պարապացեալ աղրով:

Փղշատացիք էին հզօր ժողովուրդ ի Պաղեսաին, նոյն իսկ Արահաման ժամանակ, 4,900 ին նախ քան զիր, քանզի ունեին անառան թագաւորներ և մեծամեծ քաղուներ, նանդ. Խ. 2. իԱ. 32. ՆԵ. ԺԳ. 17. Փղշատացիք յիշւաւած չէն այս ազգաց մէջ որ պիրու ջնուուէն իրեր սերունդ գարդականու: Բայց և այնպիս Յեսու յարձակեցաւ անոնց վրոյ հրամանաւ: Ասունծյ, քանզի Փղշատացիք կը տիրէին Խորայելացւոց խստացուած երկրն այլեալլ մասերուն: Բայց կ'երեւ թէ Խորայելացիք չկրցան պահէլ Փղշատացւոց ձեռքէն առնուած տեղերը, քանզի գտատաւորաց ժամանակէն մինչև Սատովի ժամանակ և մինչէ ի սկզբը թագաւորութեան դաւթի, Փղշատացիք ունեին ընիկ թագաւորներ և իշխաններ: Փրզշտական տէրութիւնը կը բաժնուէր Տիերս կ'անուանի գիրամունէր Տիերս գորը Հշեանութիւն, ինչպէս Գազա, Ասկազոն, Ազգագոս, Գիթ և Ակիարոս, որոց իւրաքանչեւրն ուներ առնունին իշխան: Փղշատացիք կը հարստահարէին զիրայէկ Հեղեայ քահանայսկան և Սամանելի գտատաւութեան և Սառուզի թագաւորութիւն ժամանակ, իրը հարիւր և քսուն տարի: Սամեգար, Սամիսան, Սամուէլ և Սաւուզ կուսեցան անոնց գէմ, յաղթեցին և առէին անոնց անհարին ջարդ ոյլեալլ ժամանակ, բայց չկրցան կոսորէլ անոնց ոյժը, դատ. Գ. 14. Ա. Թագ. Գ. է. ԺԳ. ԼԱ. Փղշատացիք մացին ազտա

մինչ Դաւթի նուանեց զանանք, թագ. Ե. 17. թ. և պյուռէհան Փղշտացիք մասցին հպատակ թագաւորաց թուրդոյ մինչև ի թագաւորութիւնն Յերորդամայ, որդով Յովուափատառ, առ որով ապատամբեցան, թ. Մնաց. ի. Ա. 16. Յերորդամ պատերազմնցաւ առանց դէմ, և հաւանականապէս նուանեց զնոսա, քանզի Փղշտացիք մրւանդամ տպարտամած կը թուրին առ Ովհու, որ բանեց զանանք զինու զօրութեամբ իւր բոլոր թագաւորութեան ժամանակ, թ. Մնաց. ի. Զ. 6. 7. Աքազու դժբախտ թագաւորութեան ատենը Փղշտացիք մեծամեծ զնաներ տուին Բուդպյի երկրին, բայց Աքազու որդին և յաջրդն Եզէկիս գարձեալ նուանեց զնոսա, թ. Մնաց. ի. Ա. 18. Դ թագ. ծ. Յ. 8. Փղշտացիք չղցան խպաւա պատիլ բոյց միոյն առ վերջին թագաւորօք Յուդպյ, և մարդարէիցն Եսոյցեայ, Ամնվայ, Սահունեայ, Երեմեայ և Եզէկիլի սպանալիքն կը տեսնեմ որ Փղշտացիք դարձեցին Խորպյելի մէջ շատ աղէտք որոց վասն Ասուած կը սպառնայ պատճել զնոսա խսիր և շարպչար, կը եմ. Խ. Եզէկ. Խ. Ա. 15. Ամնվա. Ա. 6-8. Թրդու 19. Զաք. թ. Յ. Տես և Նէկմ. Ժ. 23. Արբայ Ասորեստանի Ասորդան, և յետոյ Փասմետիկոս արքայ Եգիպտասի մասմբ ինչ նուանեցին զՊղշտացիս, որ շատ հաւանական է թէ շնջուեցան ի Նարուգագոնոսորոց, ինչպէս եղան Ասորեաց, Փիւրնիցւաց և Պաշտոնինս ժողովլրդք ի պաշտօնոն Տիւրսոս Յետոյ Փղշտացիք Էնկան ընդ աէրութեամբ Գորսից, ապա ընդ իշխանութեամբ Ազէքսանդրի մեծի որ կործանեց զԴաշա, Փղըշտացւոց միմիայն քաղաքքը որ իշխեց ընդդիմանու հզօր աշխարհակալին, Ալ թուի թէ ասու ուրեմն առ Մակարպյեցւոք Փղշտացիք խառնուեցան Պազեստինու ուրիշ բնակիչներուն մէջ, և ոչ ես կը յիշանի իրեն ուրզոյ ժազափերդ, Հին Փղշտացիք կը նկարագրուին ի Սուրբ Գիրու իրեն զատերազմնզ ժողովւրդ, հմաւ հասարակ և պիտանի արուեստներու, Դատ. Փ. Յ. Ա. Թագ. Ժ. 20.

իմն երկրպատուք Բահազու և Աստարապյ որ Բէեզզեկրուզ և Դագան կը կոչուէին, և ունէին քուրմեր և իզեեր, Ա. Թագ. Զ. 2. Դ թագ. Ա. 2. Ես. Բ. 6. Ալ մէռի թէ էին սերունդ Սեմայ, քանզի լեզու նոցու եր համացեղ ընդ Երրոյշեցերէնին, թէ ուէս սւրիշ ի նմանէ, Նէկմ. Ժ. Գ. 24. Անոնց երկիրը որ եր ժամանական հարուստ և քաղաքներով և աւաներով ծաղկեալ զարդիս կայ ամսյի և անմշակ, Սափոն. թ. 4-7 :



Փղասիր կը յիշուի Սոզամնի թագաւորութեան ստեն. Ըստ Խ. Աստղմոսին կը գործածուէր ի զարդ պարաւանց. Սոզամնի որ ունէր առուտուք Հնդկաստանի հետ բերել առաւ անկէ փիղեր և փղոսիր. Ա ասն զի թագաւորը ծովու վայ. Գիրամին նաւերուն հետ թարսուցի նաւեր ունէր. Թարսուացի նաւերը երկը տարին անգամ մը սսկինզ, արծութոյ, փղոսիրով և կապիկներով ու սիրամարգներով բենաւորուտն կու գային, Գ թագ. Ժ. 22. Յ Մնաց. թ. 21. Սոզամնի ստենը աթու փղոսիրեայ և սովիտապատ, ոյս երկու գեղեցիկ նիւթք կը պայծառացնէին և կը գեղեցկացնէին զիրար, Գ թագ. Ժ. 18. Փղասիրն, ինչպէս յայտնի է, յանիր է փղի, սոսիր և Երրոյշեցերէն կը կաշուի լոկ սուն կամ ժանէ :

“Փղասիրեայ տուներ, Գ թագ. Խ. 39. Ամնվ. Գ. 15, պյուդէս կուտած են փղոսիրէ զարդերուն զատեաւ, ինչպէս երբեմն առունք որոց զարդարանց մին մասն ուկիէ կամ

արծաթե կամ ուրիշ մեծագին նիւթերէ էին՝ կը կոչուելին այն նիւթերուն անուամբ, ոռկեղէն, արծաթեղէն և որ ի կարգին. այսպէս Ներոնի պալատը կոչուեցաւ ոսկեղէն, վառ զի դրսագեալ էր համակ ոսկւով: Տաներ կամ սենեակներ այսպէս զարդարելու եղանակը շատ էին էր Յունաց մէջ, և կը յիշուի Հոմերոսէ: Տես Եղեկ: Իւ 6, 15. Ամֆան. Զ. 4. Ցայտ. ԺԲ. 12:

Փոզպիր, լեռան Մովառու, որմէ Բաղամամ տեսաւ Խորայելի բանակը, Թու. ԻԳ. 28: Հաւանականատէս էր քանի մը մզն հեռու յարեկելից հիւսիսյ Մեռեալ ծավուն, բայց զարդիս ծահօթ չէ: Այս մերան մօտ և այսու անուամբ ունեին Մովարացիք կուռք, Բ. Օր. Դ. 3: Տես Բանադ:

Փուլ: Ենչում, իր միմայն տէր երկրին ուր կը բնակէին Հրեայք, կը պահանջէր անոնցմէ, իրրե միակ պայման վայեկելից այն երկիրը, տալ առատ փոխ իրենց աղքատ եղբայրներան: Եօթը տարին անգամ մը փոխ տրուած ստուկը կ'ըլլար պարզէ, և չէր կրնար պահանջուիլ ետ: Եթէ փոխանակ փոխոյ առնուած էր դրաւ, գրաւը ետ կը տրուէր քաղցրութեամբ և մարդասիրութեամբ, Ել. ԻԲ. 25. 27. Յ. Օր. ԺԵ. 4-11. ԻԳ. 19, 20. ԻԴ. 6. 10-13, 17: Մեծ ճշմարտութիւնը որ պայտէս յայտնի կը աեսնուի Մովիհասկան օրինաց պատուէրներուն մէջ, բռու հրմանան սկզբանց հորոգուելու է մեր օրինաց մէջ որ ստացուածոց կը վերաբերին: Աստուածապաշտը մը իրրե ստացուածոց տէր վարուելու չէ, ոյլ միայն իրրե աւանդապահ, և ինչ որ ունի դրստուելու է բռու կամաց Տեսան ամենայինի: Այդն ոգուլ Տերն մեր կը պատուիրէ փոխ տալ ձրի, նայն իսկ թշնամեաց, և առանց յուսոյ ետ առնլոյ փոխը, Ղուկ. Զ. 34, 35:

Փուլ: Աստուած պատուիրէց Մովսիսի շնել երկու կամաց փոխ արծաթէն, ազդ առնելոյ համար ժաղավրդեան, երբ կը չուէր Խորայելի բանակը, Թու. Ժ. 2: Այս փողը կը հեղանակ ի կարգութեան մէջ էր, ուղարկած առնելու մէջ էր, ողորինակ, “Հացարարի փողը”, Նէեմ. Գ. 31, 32. Երեմ. Լ. 21, և, “Հսկին պահապատճառաց”, Աստ, մօնաւանդ բարձր տեղ մը, սմ կը դնէր իւր աթոռը և կը նստէր, Ա. Թագ. Դ. 43. Յոր. ԻԲ. 7, և անդ ուրիշներ ոյսինչ ժամեր կը մտառեցանին հրապարակու ազթք, Մատթ. Զ. 5:

Փուլի և Հոգ. Յե. Ե. 6: Հոգ կամ մսիբ ցանել ի գլուխն էր նշան սդյ, հոգի վազ նոտիկ էր նշան արտօնութեան, Ողբ. Գ. 29. Ես. Խէ. 4: “Հոգ կը դրստուի նաև փո-

թե Երածլուուրիւն:

Փուլ Հնչեցնելու տօն էր առաջին օրն եօթներորդ ամսոյ նուիրական առարւայն, թշրի կոչուած ամսոյն որ էր առաջին ամիս քաղաքային տարւոյ: Տարեկութը կը հրատարակուէր ի ձայն փողը, Ղ. Կտ. ԻԳ. 24. Թու. ԻԲ. 4, և այն օրը կը հաշակուէր տօն, և որեկից ծառայական գործ արգելեալ էր: Հանապալորդ և ամսագիւոց զօհերուն վրայ, Թու. ԻԲ. 11-15, կը մտառեցուէր յանուն բոլոր ազգին հրապարակաւ յայջակեզ եղ մը, իսյ մը, ուլ մը և եօթն գաւան աարեոր, հանգերձ նուիրաւ նաշնչոյ և գիւնոյ, ինչպէս սովորութիւնն էր մտառեցանել այնպիսի զոհերն եւս: Սուրբ Գիւր չի յիշեր թէ ինչ ամթիւ հաստատուեցաւ ոյո տօնը:

Փազպաք: Կը կարծուի թէ Պաղեստինու քաղաքաց և տաւանաց մէջ փողոցք նեղ էին և դժուարին ի պատճառս անհարթաթեան գետնոյն, և առ ի շգոյէ անսւաւոր կառաց, բայց և այնպէս աւելի լայն էին քան այժմու քաղաքաց ոմանց փողոցներն, Ղ. Աւկ. ԺԴ. 21, և կը հանէին քաղաքին գրաւ մօտ հրապարակ մը, Նէեմ. Ը. 4: Ըստ Յօվելպատի, փողոցք Երուսաղեմի էին սալոյատակ յօրինեալ, և ունէին անուն, ինչպէս զարդիս մեր փողոցք, Գործ. Թ. 11, և շատ աեղ նման էին այժմու արեւելան քաղաքաց շուկաներուն, և կը կոչուէին նմանապէտ յանուն երեկել խանիթի մը որ պին փողոցին մէջ էր, զորօրինակ, “Հացարարի փողը”, Նէեմ. Գ. 31, 32. Երեմ. Լ. 21, և, “Հսկին պահապատճառաց”, Աստ, մօնաւանդ բարձր տեղ մը, սմ կը դնէր իւր աթոռը և կը նստէր, Ա. Թագ. Դ. 43. Յոր. ԻԲ. 7, և անդ ուրիշներ ոյսինչ ժամեր կը մտառեցանին հրապարակու ազթք, Մատթ. Զ. 5:

Փուլի և Հոգ. Յե. Ե. 6: Հոգ կամ մսիբ ցանել ի գլուխն էր նշան սդյ, հոգի վազ նոտիկ էր նշան արտօնութեան, Ողբ. Գ. 29. Ես. Խէ. 4: “Հոգ կը դրստուի նաև փո-

իսհակ գերեզմանի, Ծննդ. Գ. 19. Քոր. Ե. 21: Պոշի կը նշանակէ բազ-
մաթիւն, Ծննդ. Գ. 16, և խո-
խարչ է գծուծ կեանք, Ա. Թագ. Բ.
8: Երկու նշանաւոր օրինակ անինք
ի Սուրբ Գիրք փաշի կամ հող ցանե-
լու, որ համաձայն է առվործմէեան
մը որ հասարակ է յլլիսի: Անսնը
որ ոճրագործի մը մահը կը պահան-
ջէին՝ սովոր էին հող կամ փոշի նե-
տել անոր վրայ, ցուցնելու համար
թէ արժանի է գերեզմանի: Մեմեթի
հող կը ցանելը Դաւիթի վրայ, երբ
Դաւիթը կը փախէր Երուսաղեմէ, Բ.
Թագ. Ժ. 13: Նշյնորինակ վարուե-
ցան Հըեւոյք Պօղոսի գէմ Երու-
սաղէմ, “Զայներին վերցուցին ու
ըսին, վերցուր աշխարհէն տառանկ
մարդը, քանզի չվայլեր ատոր ողջ
մեալ: Առ երբոր կը կանչու բառակին
ու հանգերձնին կը նետէին և փոշին
գէմ ի օդը կը ցանէին, հաղարապե-
տը հրաման ըրաւ որ զանիկա բերդը
մոցնեն, ” Գործ. Լիթ. 22-23: Ուից
փոշին թօժափել ուրիշին գէմ
կը նշանակէր իսպառ հրամարել,
Մատթ. Գ. 14. Մարկ. Գ. 11. Գործ.
ԳԳ. 51: Բ Օրինաց իի. 24 համարին
մէջ յիշուած սպառանիիքն Աստու-
ծոյ, “Տէրը անձրեկ տեղ հող ու
փոշի պիտի տայ քու երկրիդ, ու-
երկրինքն քու վագ պիտի իշնեն
մինչեւ որ գուն բնաջինը ըլլասու, ” կը
նշանակէ թէ, փորանակ շայեկան
անձրեներու, նուրբ փոշոյ ամզ ել-
լիրվ ցամաքեալ գետնեն, և մզուե-
լով սաստիկ և կիզիչ հսզմերէ, պի-
տի լուսը օդը: Ա. Ասպիսի փաշեզէն
անձրեէ ետքը հարկաւ պիտի դայիին
ոսվ և հիւանդութիւն: Տես Հավ:

Փարձել, Ղ. ուկ, Գ. 25, ընթհան-
րապէս կը նշանակէ հրապութիւն ի
մեզու: Սատանան է մեծ փարձիչ, որ
փորձութեամբ կը ջանայ և շատ ան-
դամ կը յաջազի կորուսանել մարդոց
հոգիները, Ա. Մնաց. Իի. 1. Յոր. Ա.
և Բ. Մատթ. Դ. 4. Ա. Թեւ. Գ. 5:
Մարդիկ կը հրապուրուին ի մեզու
նաև իրենց չար միտուներէն և ու-
րիւ մարդոց թէնաշդրութեամբ, Յակ.
Ա. 14, 15: Ասաւած որ սուրբ է և
կուզէ մարդոց որբութիւնը, ոչ թէ
այս կերպով կը փորձէ զմարդեկ,

562

Յակ. Ա. 13, ոյլ կը փորձէ զնոսա
ի հանդէս, ի կրթութիւն և ի հա-
ստառութիւն շնորհաց որ արուած է
անանց, Ծննդ. Լիթ. 4. Ց. Յակ. Ա. 2, 3:
Գրիստոս կը կենոյ պատրաստ օգնել
իւր ժողվրդեան որեիցէ փորձանաց
մէջ, Ա. Կորնթ. Գ. 13. Երբ. Բ. 18.
Դ. 15. Բ. Գեւար. Բ. 19. Բայց և այն-
պէս Գրիստոսնեայք երթալու են դի-
մուգրաւ ի փորձութիւն, Ղուկ. ԺԱ.
4: Մարդիկ կը փորձեն զլսուած
անձնագութեամբ յուսուած
անոր նախախնամութեան կամ շնոր-
հաց, և կամ երկմուկով Աստու-
ծէ, Ել. Ժ. 2, 7. Ես. կ. 42.
Մատթ. Գ. 7. Գործ. Ե. 9. Ժ. 10:
Աստարիկ կիշտեր շատ անգամ կը
կոչուին փորձութիւն կամ փորձանք,
զան զի յանախ ասիթ են մեղաց:
Մատթ. Զ. 13. Ղուկ. Բ. 13. Իի.
28. Յակ. Ա. 12. Ա. Գեւար. Ա. 6, 7:
Գրիստոս իւր պաշտօնին սկիզբը
բաւան յարձակում կրեց փորձչէն,
որ պյատէ յայտնի ըրու իւր լրու-
թիւնն և կուրութիւնը, յուսուած
թերես թէ աստուածութիւն Փրկչին
պիտի թօզուր անօգնական անոր
մարդկային հոգին, Մատթ. Դ. 1:
Ուշոր չէ կարծել թէ Փրկչին փոր-
ձուիր լրի տեխել էր, ոյլ արդիւնք
և ճշմրտութիւն: Հուսկ ուրեմն
փորձին անյաջող ելլիսից հնացաւ-
ամանակ մէ, բայց միշտ վանեցու-
յետու, Ղուկ. Գ. 13. Լիթ. 53. Յոհն.
Ժ. 30: Փրկիչն յալթեց, և մենք
ժառանգեցինք դրախար:

Փարաւանառա, բախտառ, Ա.
Կորնթ. Ժ. 17, Եկաւ կորնթասէ:
Այժմեսու տեսնել զՊօղս: Պօղս կը
յիշէ զլսութաննոս, զՓորձութաննոս
և զԱպայիկոս իրըն առաջին պատզ
Ապայիկոս, և իրըն առհմանեալ ի
պատաւորութիւն եկեղեցւոյ և որբ-
ուոց: Ասոնք տարին Պօղոսի առաջին
թուղթն ու կօրնթացիս:

Փուլ, որդի Քամայ, Ծննդ. Ժ.
6: Անրունդ սորա կը յիշուի փուշոյ
և Ղուգացւոց հետ իրը ի ծառապյու-
թեան զօրաց Սդիկոսոսի, և իրըն
մասն քանակին Գոգայ, իրեմ. ԽԶ.
9. Եղեկ. Իի. 10. Լ. 5. Յ. 5. Նաւ.
Գ. 9: Յափեղոս նզին կը համարէ
զփուգացիո ընդ Մաւրիսանացաց,

որ կը բնակեին հիւսիսյին Ափրիկէ գէպ յարելաւուս։ Տես Լիքիս։

Փաւլ: Տես Տատակի։

Փաւլ. 4. թագաւոր Ասորեստանի, իրը 765 ին նախ քան դՔԲ., երբ Ասորեստան առաջին անգամ կը յիշուի ի Սուրբ Գերո յետ ժամանակին Ներբովթայ։ Փուղ արշաւեց իսրայելի վրայ Մանայեմի թագաւորութեան ատեն, բայց հաճեցաւ եւ քաշուիլ առանզ հազար տաղանդ արծաթայ, որ հաւասար էր իրը մի և կէ միկոն թալերի ։ Դ թագ. ԺԵ. 19, 20. Ա. Մնաց. ի. 26.

2. Ես . ԱԶ. 19, երկիր հեռու ի Հրեատանէ, գաշնակից Պ. ու դայ։ Ըստ Պղբարի թուրի իննել Փիզէ կը զի՞ն նեղոսի մէջ, մօտ ի առհման Եղիպատոսի և Եթովզիոյ։

Փաւր, ՔՅ-Ի, Հրեական տօն զոր հաստատեցին Եսթէր և Մուրթքէ, առ թագաւորութեամբ Ասուերոսի արքային Պարոսի, ի յիշատակ պահն չիլ ազատաթեան Հրէից Համանայ շաբամիտ գաւաճնակոթենէն։ Փաւր, այսինքն վլճուկ անուան տրուելուն պատճառուն ոյս է որ Համան, առաջին ամսէն մինչև երկուստաններորդ տարի, ամսէն օր վիճակ նետել կու տար, Հրէից կորստեան համար յաջողագոյն օրը գտնելու։ Այս ոնապաշտութեամբ Համան յապազեց օրը, մինչև հնարքը զըր կը պատրաստէր, գարաւուր իւր պատրի, Առակ. ԺԶ. 33. Եսթ. Գ. 7. Թ. 20-32. Փաւրի աօնին նախնթաց օրը նոմ կը պահուէր, և նուիրական էր այն օրը կը կարգացուէր Եսթերոյ գիրը ժաղարգանցաց մէջ։ Ամէն տուն իրախութիւն կը կատարէր, իրարու ընծաներ և ողորմութիւն կու տային, իրազեր կը կատարէին, և այլեայլ առանկ զրօսանաց և զրաբութեանց թայլութիւն կար, Ըստ ումանց այս աօնը կ'ակնարկէ Յագհաննու ։ Ե. 1 Համարը, Հերեյյք դեռ կը պահէն այս աօնն յամսեանն Մարտի։

Փախէգիս, Ներքին նահանգ Փաքսւն Ասիոյ, ունէր սահման ի հիւսիսյ դիմութանիս և զգազատիս, յարեւլից՝ զկատառովզիս, ի հարաւայ՝ զիկուիս, Պիտիդիս և զիստիս, և յարեւլից՝ զՄիւսիս, Տիգրիս, և զիստիս։

դիս և զկարիս և կը կոչուէր Փախէգիս Պակատեան, նաև Փախէգիս մէծ, որոշիլու համար ի փոքր Փախէգիս մօտ ի Ելլեսպոնտոս։ Տրավական պատերազմէն ետքը Փախէգացիներէն մամկնիք եկան այս գաւառը, ուստի և կոշեցաւ Փախէգիս փոքր։ Մեծին Փախէգիս արեւելան մասը կը կոչուէր նաև Լիկայոնիս ։ Երկիրն էր բարձր տափարակ, ցրենաշատ և դիմեւտ, և արշասի և ոչիարի ազնիւ տեսակին համար անուանի, Փախէգիս բաղադրէն կը յիշուին նոր կտակարանին մէջ Լաւոդիկէս, Հերապուխ, Կողօսու և Անտիկը Պիսիդէայ։ Սուրբն Պղոց երկիցն ճանապարհորդեց այն երկիրը քարոզել աւետարանը, Գործ. Բ. 10. ԺԶ. 6. ԺԲ. 23. Փամմիքամիանէ, ՔԷԽ. ու մ-ը հէ, Եղիպտական անուն առւելալ Ցովնեայ, ի յիշատակ ազատութեան որ գործեցաւ անոր ձեռքով, Մնագ. Խ. 11.

Փրկիչ, անուն առւելալ Ցիսուսի Քրիստոսի, Փրկին աշխարհի, վասն զի Ցիսուս Վրկեց մարդկային ոզդը և եղաց գերութենէն և պարտաւորութենէն, մեռնելով փախանակ մարդկան, և այնպէս հատոց անոնց համար Քրիստոսը, Մատթ. ի. 28. Գաղ. Գ. 13. Եփես. Ա. 7. Ա. Տիմ. Բ. 6. Տիմ. Բ. 14. Ա. Պետր. Ա. 18, 19. Պայա. Ե. 9. Յօթեն Մափառու, Պ. Կ. տ. Խ. 25, 48, Փրկող անունը կը պըռուէր անոնց որ ունէին ժառանգութիւն մը ազատելու իրաւումը, մանաւանդ մօտաւոր ազգականաց որ կրիստութիւն մը օտարէ մը, կամ Հրէ մը որ գնած էր այն ժառանգութիւնը։ Այսպիսի էր Բոսս, որ իրբեկ մին ի մօտաւոր ազգականաց Եղիմեղեայ, առաւ զհաւութ Եղիմեղեայ ժառանգը, և այսու եղաւ տէր Հառոֆայ ստացուածոց։ Եղեծիս Վրկեց իւր Եղեօրորդւոյն Անամայելի արտը որ պիտի վաճառ-սէր ուրիշին, Երեմ. ՂԲ. 7-8. Ա. յու-պէս Քրիստոս եղաւ հաղորդ մարմազ և արեան, որպէս զի իրբեկ մեր մօտագոյն ազգականը Վրկեր մեզի համար երկինից ժառանգութիւնը, Յօր. ԺԹ. 23, 26.

Փրկութիւն կը նշանակէ բուն ազատութիւն, սւասիր և կ'առնուր փոխանակ ժամանակաւոր ազատութեան, յազթութեան, նշանդ. ԺԴ. 13. Ա. Թագ. ԺԴ. 45: Բայց օրովհետեւ հոգեւոր ազատութիւնն ի մեջաց և ի մահուանէ, ձեռամք Փրկչին, Մատթ. Ա. 21, մեծադղյն փրկութիւն է, փրկութիւն բառը կը դարձածուր ընդհանրապէս այս բարյացական և հոգեւոր նշանակութեամբ մրայն, և փրկութեամբ կ'իմացուի ոչ միայն այս ազատութիւնն, այլ և անոր հետեւանքն, այսինքն, յափոխական հետաք և երանակութիւն Աստուծոյ թագաւորութեան մէջ, Բ. Կարինթ. Ե. 10. Եփսո. Ա. 13: Աւելի ճշգիւ կը կոչուի մեծ փրկութիւն, Երբ. Բ. 3:

Հըմայք դուն ուրեք կը գործածեն թանձրացեալ բառեր, այլ յանձի վերացեալ բառեր, Ուստի, փախանակ ըսկու, Աստուած կը փրկէ և կը պաշտպանէ զնոսա, կ'ըսեն, Աստուած է պաշտպանութիւն նոցու: Այսպէս կ'ըսուի նաև ձայն փրկութեան, աւետիք փրկութեան, վէմ փրկութեան, վահան փրկութեան, եղջիւր փրկութեան, բան փրկութեան, այլովքն հանգերձ, և կը նշանակեն ձայն որ ազատութիւն կը պատահ, աւետիք որ կը յայսանէ մեծ զնոսանգէ մը զերծում, վէմ սուր կ'ապաւինիք ոք և է յապահովի, վահան որ կը պահէ թշնամոյն յարձակմանէն, եղջիւր կամ լոյս փառաց, երանութեան և փրկութեան, այլովքն հանգերձ: Այսպէս, մեծ փրկութիւն գործել իսրայէլի մէջ, կը նշանակէ փրկել զիսրայէլ մօտալուր վասանգէ մը մը, սահանաւ մեծ յազթութիւն թշնամուն վրայ:

“Հանգերձ փրկութեան,, Ես. ԿԱ. 10, այսինքն իրք տօնական օրեր հագնուած շքեղ պատմութան: Այս խօսքն այլաբանորէն գործածուած է, և կը նշանակէ մառնաւոր շնօրհաց ընդունելութիւն Աստուծէ, զօրոինակ ազատութ մեծ ինչ վասանգէ:

Փ

Քարեր, ՇԱԽ, կինեցի, սերունդ
564

Յօրաբայ, աներոյն Մազիսի: Եղ ընակէր Գանձնան հիւսիսային մասը, և կը թուի թէ էր նշանաւոր իւր ժամանակը: Կին նորա Յայել մեռցուց զԱխուրա իւր ձեռագք, Դատ. Դ. 11. Ե. 24:

Քարպիք, գեա Մարաց, որոյ մօա Թագղամթփաղտար և ապա Մազմանասար ընակեցուցին իսրայէլի գերիներէն զոմանս: Կը կարծուի նոյն ընդ Արորրասայ, Եփրատայ ճիւզին, որ զարդիս կը կոչուի խոպուր, Դ. Թագ. ԺԸ. 6. ԺԸ. 11:

Քարոզ, հուանականապէս կը նշանակէ անհանչ: Դ. Էր անսւն զըր տուաւ Քիրամ արքայ Տիւրոսի Գալլելայի հիւսիսային մասին որ ուներ քան քաղպէք, զորս Սողոմն տուաւ անոր ի վարձ օգնութեան ի շինութեան տաճարին, Գ. Թագ. Թ. 13: Բարը կը ցուցէն թէ Քիրամայ հանց շղուը այն զարդեւ:

2. Քաղող Ասերայ, Ցես. ԺԹ. 27: Քանիամբ, այն որ կը կատարէ աստուածային պաշտօն հրապարակաւ, և կ'ընէ մանաւանդ քաւութիւն մեջաց, “մարդոց մէջէն անուած՝ մարդոց համար կը կենայ Աստուածոյ կողմը, որ պատարագներ ու զօհեր մտառուցանէ մեղքերու համար: Հին կտակարանին մէջ քահանայութիւնը սեպհական չէր ոյս ինչ կամ այն ինչ գերգաստանի մինչեւ յետ հրատարակութեան Մովսիսուկան օրինաց: Յառաջ քան զոյն, իւրաքանչիւր գերգաստանի անդրանիկն, հարք, իշխանք, թագաւորք, քահանայք էին իրենց քաղքիներուն և իրենց առուներուն մէջ: Կյայէն և Արեւ, Նշ, Արքահամ և Յօր, Արեմէլք և Լարա, իսահակ և Յակոբ, կը մասաւցանեին անձամբ իրենց զնները: Այն մասնաւոր ութիւնն մէջ զոր ըրաւ Աստուած իւր ժաղովրդեան հիւս, առ սուրբութիւնն Ափնայ, Մազիս կտակարեց միջնորդի պաշտօնը, և երիտասարդներ ընարուեցան ի պաշտօն քահանայութեան, Ել. ԻՊ. 5: Բայց յորմէ հիւս ընտրեց Աստուած Ղեկայ ցեղը ծառայել նմա իսրայէլի մէջ: և քահանայութիւնը եղաւ սեպհական Ահարոնի առն, Աստուած զո-

հեր և նուերներ մատուցանելու իրաւունքը պահանջաւ պյան ազգատօհմին քահանաներուն, թու. ժԳ. 40. Մասնօթ է զատօթն Բաւգայի թագաւորին Ովկայի, որ յանդգնելուն համար մատուցանել խռնկ Ասուծոյ, բրոտեցաւ իօկայն, Բ Մասց. իԶ. 49. Տես նաև Սատուզզի գեղաքը, Ա Թագ. ժԳ. 7-14. Կը թուի տակայն թէ երբեմն Հրեայ մարգարէք կը մատուցանէին զոհ Ասուծոյ, մանաւանդ մինչդեռ որոշուած չէր Երուսաղմէն իրբեք միայն աեզզի պաշտաման։ Տես Ա Թագ. է. 9, ուր Սամնել որ քահանայ չէր մատոյց գաւան ողջակէզ Ասուծոյ։ Տես և Ա Թագ. թ. 13. ժԳ. 5. Գ Թագ. ժԸ. 31, 33.

Որովհետեւ Աստուած իրեն պահած էր Խորայելի անդրանիկներն, վասն զի ազգատօծ էր զանոնք սատակիչ հրեշտակէն յԵցիպտոս, իրը փոխարէն առաւ իրեն Ղեեայ ցեղն ի սպասաւորութիւն խրուտին, թու. ժԳ. 41. Ա Այսդես Ղեեայ ամրոզզ ցեղն կարգեցաւ ի պաշտօն նուիրական, բայց ոչ ամենէրին միևնույն եղանակաւ. քանզի Ղեեայ երկը որդիներէն, որ էին Գերսոն, կահամթ և Միրարի, և գլուխիք երկը մեծամեծ ազգատօհմից. Աստուած ընարեց կահամթու ազգատօհմը, և այս ազգատօհմն Ահարոնի տունը, կատարել քահանայապետին առող ընել. իւր ազգականներուն վրայ, և ոչ իսկ հօրը և մօրը, կամ մասնել աեզզ մը կար մեռելոյ մարմին, մի գուցե ըստ պատահման դպչէր պիղծ բանի մը, Ղետ. իԱ. 10-12.

Քահանայք կը ծառայէին սեղանին ասջեւ ի մօտոյ. Կը զենուուն և կը պատրաստէին հասարակաց զոհերը, կամ գէթ ընել կու տային պյտառայութիւնները Ղետացւոց իրենց յրամանին ներք։ Երբ առանձին ոք զոհ պիտի մատուցանէր, ինը կը զենուուր իւր զսին անասունը, իթէ անասունը ատարտի կամ պղանուոյ ձագ չէր. Բայց որեկից զոհ սեղանին վրայ մատուցանել, ինչպէս նաև որինը որսկէն քահանայից անկ էր. Քահանայք կը պահէին հանապազորդ կրակ ողջակիզաց սեղանոյն վրայ, բնադիտ նաև որբարանին մէջ սոկեցն աշտանակաց ճրագը միշտ վառ պիտի մնար. Քահանայք կը թթէին նաև առաջաւորութեան հացերուն խմարը, կ'եփէին զանոնք, կը մատուցանէին սոկեցն սեղանոյն որ էր որբարանին մէջ, և ամէն շարաթ օք կը փոխէին զանոնք. Տես Ել. իԲ. 29. Ղետ. թ. 1. Ամէն օք, տիւ և գիշեր, եօթնեկին սկիզբը վիճակաւ կարգուած քահանայ մը կը բերէր սրբա-

ծնած ըլլալու էր բան Հրեայ ազգէն կնօջէ մը որ կոյս էր եր ամուսնացաւ քահանայապետին հօրը հետ ։ Քահանայապետը զերծ ըլլալու էր նաև ամարմնաւոր արատէ, Ղետ. իԱ.

13. Ընդհանրապէս որեիցէ քահանայ որ ուներ բնակնան թերութիւն՝ չէր կրնար մատուցանել զոհ, և ոչ մանել սուրբ տեղը մատուցանել առաջաւորութեան հացը, բայց կրնար ուտել խորանին մէջ մատուցուած զոհերէն, Ղետ. իԱ. 17-22. Նաև քահանայապետը կ'ընդունէր տասանորդ Ղետացիներէն, թու. ժԸ. 28.

Աստուած քահանայապետը սեպհականեց նաև իւր պատգամը, պյանպէս որ, քահանայապետը հագնելով իւր պաշտօնին հանդերձներն, և դընելով սուրիմն ու թումիմը, կը հարցունէր պատգամ Աստուածէ, և Աստուած կը յայտնէր անոր ծածուկ և ապագայ իրեր։ Արգելեալ էր քահանայապետին սուզ ընել. իւր ազգականներուն վրայ, և ոչ իսկ հօրը և մօրը, կամ մասնել աեզզ մը կար մեռելոյ մարմին, մի գուցե ըստ պատահման դպչէր պիղծ բանի մը, Ղետ. իԱ. 10-12.

Քահանայք կը ծառայէին սեղանին ասջեւ ասուծ ի մօտոյ. Կը զենուուն և կը պատրաստէին հասարակաց զոհերը, կամ գէթ ընել կու տային պյտառայութիւնները Ղետացւոց իրենց յրամանին ներք։ Երբ առանձին ոք զոհ պիտի մատուցանէր, ինը կը զենուուր իւր զսին անասունը, իթէ անասունը ատարտի կամ պղանուոյ ձագ չէր. Բայց որեկից զոհ սեղանին վրայ մատուցանել, ինչպէս նաև որինը որսկէն քահանայից անկ էր. Քահանայք կը պահէին հանապազորդ կրակ ողջակիզաց սեղանոյն վրայ, բնադիտ նաև որբարանին մէջ սոկեցն աշտանակաց ճրագը միշտ վառ պիտի մնար. Քահանայք կը թթէին նաև առաջաւորութեան հացերուն խմարը, կ'եփէին զանոնք, կը մատուցանէին սոկեցն սեղանոյն որ էր որբարանին մէջ, և ամէն շարաթ օք կը փոխէին զանոնք. Տես Ել. իԲ. 29. Ղետ. թ. 1. Ամէն օք, տիւ և գիշեր, եօթնեկին սկիզբը վիճակաւ կարգուած քահանայ մը կը բերէր սրբա-

բանը բուրվառ մը ուր խունկ կը ծրիսէր, և կը գնէր զայն սեղան ինկոց կոչուած ոսկեղէն սեղանին վրայ, Ղուկ. լլ. 9:

Քահանայից նուիրական զգեստներն էին. անդրտավարակը կտաւէ, պատմուածան պղղնաւոր կտաւէ կամ բամպակէ անկոււածոյ, ասղնեգործ թեղունեզք, և գօսի բեչեղեայ: Քահանայիք կը զգեստնեին նուե եփուտ համակ կտաւէ, Ա. Թաք. իթ. 18, և պպարշ կամ վարսակալ պատասեալ նոյնպէս բեչեղէն, և բոկ սոփէք կը կենային պաշտօնի ատեն:



Քահանայուպետը գրեթէ կը հագնէր նոյն օրինակ, բայց ունէր չորս կտոր աւելի, այսինքն, պարեզօտ, որ կը կոչուէր պատմուածան եփուտի, փոր անկեալ, կապուտակ, պարանոցին վրայ զարդերով, հանուձնելիւք և սուկի զանգակներով զարդերեալ վերջաւորք բղանցնին վրայ. կապուտակէ, ի ծիրանւոյ, ի կարմրոյ և ի բեչեղոյ ոսկեթե եփուտ, որ կը ծածկէր մարմինը զգէն մինչեւ գարշապարը. ուստանց որ ոսկեղէն ճարմանդիւք կը կցուէր ուսերուն, և եր ընդելուզեալ եղինաքար կոչուած պատուական քարերով որոց վրայ քանդակուած էին անսւանք երկուոտան շեղից իսրոյելի. գօսի բեչեղեայ և կապուտակէ, ի ծիրանւոյ, ի կարմրոյ և յոսկւոյ որ քանի մը անդամ կը պատէր մէջքը զակատ կամ լանջապա-

նակ, չորս ծայրերէն կցեալ եփուտին, ընդելուզեալ երկուոտան տեսակի պատուական քարերէ որոց վրայ նոյնպէս քանդակուած էին իսրոյելի ցեղերուն անունները: Քահանայուպետն գլխանոցն էր խցր բարձր և զարդարուն, որոյ ճակատը կար թիթեղ ոսկի սա գրով, “Արքութիւն Տեառն”, Ոչ քահանայուպետը և ոչ քահանայիք կը հագնէին այս նուիրական զգեստը առաջ բանակ էր թիթիւ ակնարկել եղեկել, իթ. 14. Խդ. 17-19. Գործ. իթ. 5:

Ասոււած ժառանգութեան համար երկիր շտուալ Ղեւեյ ցեղին Պաղեստին մէջ, այլ ուղեց որ անսնք ապրէին առանարդով, երախոյրօք և նուիրօք որ կը մատուցուէին տաճարը, և հազորդ ըլլարով մեղաց և զսէութեան համար տաճարը մատուցուած զսէերուն յորց բաժիններ սեպհական էին քահանայից: Խաղաղութեան զսէերէն կ'առնուին քահանայիք ուոր և երարձը, Ղետ. լ. 33, 34. մեղաց զսէերուն լեարդը և երիկամունքը միայն կ'ոյրէին ամրող սեղանին վրոյ ի կասկարայի, մատցեալ մատուց քահանայիք էին, Ղետ. լ. 6, 10. Նաև զսէեալ անասնոց մոթը և բուրդը կը վերաբերը քահանայիք երր Հրեայ մը կը զսէէր անասնուն մը ի պէտս իւր, երրուծը, քաղիրթը և թոքը պարտէր տալ քահանայիք, Բ. Օր. Ժ. 3: Քահանային կ'առնուր նաև բաժին առուէն, երր ոչիար մը կը խոզէր, Բ. Օր. Ժ. 4: Ալսոպէն քահանայիք և Ղետացիք: թէպէտ չանձէին կալուած կամ ժառանգութիւն, անոնց ժամանակաւոր պիտոյքն հոգացուած էին: Ասոււած տուած էր անոնց պատուպարան և դիրութիւններ, առհմանելով անոնց համար քառասուն և ութ քաղաք ի բնակութիւն, Թու. լ. Ե. 1-7. Ա. յա քաղաքաց պարիսպներէն դուրս մինչեւ հազար կանգուն շուրջանակի երկիրը կը վերաբերէր Ղետացւոց: Այն քառասուն և ութ քաղաքներէն վեցը որոշեալ եր իրրեկ քաղորդ ապառանի աննոց որ գիպուտածով կամ ակամայ ոպանութիւն գործած էին: Յիշեալ քաղաքներէն երկբատասնը

քահանայից էր, Թագեալքն՝ Ղետացոց, Յեւ. Ի. Ա. 10.

Քահանայից գործն էր, զսէրու մատակարարութեան և առաջարին պատաւորութեան հետ, միանգամայն ժողովդեան դաստիարակութեան հոգ տանել և անոնց գատերը տեսնել, ինչպէս նաև քննել բարուութեան տեսակները, կին արձակելու գատերը, նախանձաւորութեան ջանքերն, ուխտեր, օրինաց և անձաւութեան պատասխաներն, այլովն հանգերձ: Քահանայք կ'օրհնեին ժողովդւրդն հրապարակաւ յանուն Աստուծոյ: Պատերազմի ժամանակ քահանայից պարտքն էր կրել սկսին տապանակը, հարցանել զէր, հնչեցանել նուիրական փոշերը և իրափառել զօրքը, Թու. Ժ. 8, 9. Բ. Օր. Ի. 2:

Քրիստոնի քահանայութիւնն է քրուն և ճշմարին քահանայութիւնն, պոյ ստուեր և կերպարանքն էր միայն հրեականը: Քրիստոս, յաւիտենական քահանայն ըստ կարգին Մելքիսեդեկի, կը մասյ յաւիտեան, ինչպէս կ'ըսէ Պօղոս, ուր քահանայք ըստ կարգին Այտանի էին մահկանցու, ուստի և չեին կրիստ տեսել երկոր, Երր. Ե. Աստուած, ցուցնելու համար Հրեթից թէ ինչ մեծ զարգել կը շնորհէր անոնց, կ'ըսէ թէ զիստի ընէր զանոնք թափաւոր և քահանայ, Ել. Ժթ. 6, և Գետրոս կ'երկրորդէ այ խոստումն առ Քրիստուեայս, կամ, մանաւանդ, կ'ըսէ թէ Քրիստոնեայք են քրուն ինչ որ Մավու իրուացաւ Հրեթից, Ա. Գետր. Բ. 5, 9: Տես և Յոյս. Ա. 6: Ա. մէն Քրիստոնեայ, գերպանաց նշանակութեամբ, կը մատուցանէ զանձն հոգեւոր պատարագ, «ընդունելի Աստուծոյ Քրիստոս Յիսուսով», ըսյց Քրիստոնեական եկեղեցւոյ մէջ, ըսց ի Քրիստոսէ չկոյ քահանայ քաւութիւն ընելու մեղաց համար զ'հիւ, Երր. Թ. 11-26:

Քահանայապետաւ: Տես Քահանայ: Քահանայապետին պաշտօներէն մին էր լինել նախագահ ազգային ժողովին, այն է Անեներին մէջ, Տես Մերական:

Քաղաք, Ա. քաղաք Ասորեստանի,

շնեաւ Ալլասուրայ կամ ի Ներրովթոյ, Մնադ. Ժ. 11, 12: Եր ոչ կարի հետի ի Աննուեէ, և Ուսէն էր երկուքին մէջանեղ: Կը կարծուի թէ Քաղաք էր մօտ ի Լիւկա գետ, այն է մեծն Զար, որ կը թափի ի Տեղ-րիւ:

2. Դ. Թագ. Ժէ. 6: Տես Քարավր:

Քաղաքէ, ըստ Եղեկինլի, Ի. Ե. 23, Քանակ, Ներրովթոյ քաղաք-ներէն մին, Մնադ. Ժ. 10. Ե. Ժ. 9, որ յետոյ կուուեցաւ Տիգրան, և էր Տիգրիսի արեկեան եղրը, հանգեղ Սելեկեայ, քսան մզն ի իրահարհ քան զՊարտասա: Տիգրոն էր ձմերոց պարթեա թագաւորաց: Զարդիս ոչ այլին մացած են հոն եթէ ոչ պարտի մը աւերակներ և կոյտք աղրեաց:

Քաղաք: Պաղեստինու քաղաք-ներն ընդհանրապէս շինուած էին բարձրական վայր, ապահովութեան համար աւագակներէ և առաջարակ-ներէ: Երբեմն քաղաքը կը բռնէր ամրող ըստունքը որ պարտպավուտած էր: Երբեմն ևս բերդ միայն կը շինուեր բարձրաւանդակին վրայ, քաղաքը բարձրաւանդակին բոլորափ-քը կամ ստորան էր, և վտանդի ժամանակ ժողովդւրդը կ'ապաւինէր բերդը կամ ամրոցը: Մեծամեծ քա-զարներ ոչ միայն ամրացեալ էին արտաքին պարսպով, աշտարակը և դրամէք ք, այլև ունեին ներսը բերդ կամ ամրոց, որ էր վերջին պատա-տանաբան բնակչաց, երր քաղաքին մասը կ'առնուեր, Դատ.

Թ. 46, 51: Հրեթից պարսպաւոր քա-զարներուն ամրութիւնն այլեղով աստիճան էր. ումանք պատեալ էին բարձր և լայն քարտչէն պարսպով, այլք տկար պատուարաց, շատ ան-գամ կաւեղէն կամ արեւու մէջ շո-րացեայ տղիւներով միայն, երբեմն ևս այլելի նիւթերով, Ես. Թ. 40. Ալմագ. Ա. 7-14: Կային նաև պա-րիսպներուն վրայ պահպաններ կամ գէտեր, Սաղմ. Ճ. Ի. Երդ. Ե. 7:

Հին քաղաքաց փողոցներն էին ընդհանրապէս նեղ, և շատ անդամ չեին քարպատակ: Կային քաղաք-ներ որ զարդարեալ էին ընդարձակ մոյրեօք և պարտէներով, զորօրինակ Բաբելոն, որոյ պարտէզները

և եղ բռնած էին պարսպէն ներս ՀՀ կատանի քաղղաքաց բազմամարդութեան ճիշդ հաշիւը զարդիս անհնար է գտնել։ Ըստ Ցովեկապոսի իրուսաղէմ ունէր 150,000 բնակիչ, և, երբ պաշարուեցաւ Հռովմայեցիներէն, կային աւելի քան միլիոն մը մարդիկ քաղղաքին չորս մղոն շրջապատ ունեցող պարփառներուն մէջ։ Տես Դաւու, Ապաստանի քաղաքներ և Պատմապան։

Քաղաք Դաւթի, ընդհանրապէս կը նշանակէր Ախոն լեռը, իրուսաղէմի հարաւային արեմտեան մասը, որը Դաւթի առաւ Եթերուսացիներէն, և ուր շինուած էր պալտա մը և քողաք մը որ կը հոսուէին յանուն Դաւթի։ Աւկասու թ. ի և համբարին մէջ կը նշանակէ Բեթէհէմ, Դաւթի ծննդեան քաղղաք։

Քաղաք Ասուսծոյ, թ Օր. Ժի. 5. Սաղմ. ԽԶ. 4, և Սուրբ քաղաք, Նէմմ. ԺԱ. 1, են անուանք Երուսաղէմի, որոյ այժմու անուան է Ել Գոււտո, այսինքն Սուրբ։

Քաղթան, սրբարանին մէջ սովորվէն սեղանին վայ ծխուած խունկը կազմող նիւթոց մին, Ել. Լ. 34։ Եթէ տնկոյ որ կը բուսնի Հապէց, Արարիա և Ասորիս, Քաղղանն է պարարտ և մածնող, Խիստ հստով և պադիչ։

Քաղդէեաներ, քաւդէայք, այսինքն մարդիկ որ կը պադէին դուշտնիւ զապատէս աստեղաբաշխուան դիտուալիթեանը կը կարծուէր թէ աստեղք և մոլորի ունէին ազդեցութիւն ի բարին և ի ջարն, մարդոց դործերուն մէջ, և թէ երկնային մարմեց ոյս ինչ կամ այն ինչ յարուերութիւն ունէր նշանակութիւն զար կը հասկնային այն մօրմինները դիտելու վարժ անձինք, Դաւ. թ. 2. Այս անապաշտ կարծիքն ունէին մանաւանդ Քաղդէացիք, Ասորեստանցիք, Եդիստացիք, Փիւնիկեցիք և Արարտցիք, և եր մասն պաշտաման արեգակն, յունի և առանցաց, թ Օր. Դ. 19. Ժ. 3. Դ Թագ. ԽԳ. 5. 12. Երեմ. ԺԹ. 13. Եզեկ. թ. 16. Սոփոն. Ա. 5. Ա. Ապդէրը կուապաշտ էին բոլոր հոգւով, մերկացուցած էին զԱսուած իւր փառ-

քէն, և էին յանցաւոր յզյժ յաշս նորա։

Քաղդէացիք : Այս անուամբ կ'իմացուին, 1. Քաղդէացւոց երկրին ժողովուրդը և պին աէրութէտն հըպատակներն ընդհանրապէս։ 2. Փելիսոփայք, բնագէտը կամ իղձը, այսինքն սուս մարգարէք։ Այս անսակ մարդոց գլխաւոր դործն էր ուսումն չափագիտութեան և առանցքարաշխութեան, որով կը պնդէին գուշակն այս ինչ կամ այն ինչ աստեղան կամ համառակութեան ներքե ծնած մարդոց ապագայն։

Քաղդէացիք էին ի ընէ պատերազմազ ժողովուրդ, որ կը բնակէին ի կղզան կորդուաց լեռներն ի հիւսից Ասորեստանի և Միջագէտաց, Երեմ։ Եթ. 17. Երբ Ասորեստանի թագաւորը իրենց իշխանութեամբ իւր նոր տերածութեցին գեց ի հիւսիս և յարեմուառ, քաղդէացիք ևս ինկան ընդհիւանութեամբ նոցաւ կը թուի թէ այս վայրոգ և յանցուզն ցեղն, ընդ իշխանութեամբ իւր նոր տերածու, ստացաւ նոր բարը, և բիրս հրոսակութեանէ դարձու և եզաւ քաղաքագիտիթ ժողովուրդ։ Քաղդէացւոց պատերազմատէր բարբը շատ ճիշդ և կենդանի կը նկարագրէ մարգարէն Ամրակում, որ հաւանականապէս կ'ապրէր, մինչ այս ժողովուրդն առաջին անդամ արշաւեց Պաղեստին և ի մօտակայս, Ամբ. Ա. 6-11։ Յայսնի չէ թէ Քաղդէացիք երբ եկան Բարելոնի երկիրը։ Եզեկիսի ժամանակ, 713 ին նախ քան դիր, կը յիշուի Բարելոնի թագաւոր մը։ Յետ Ներբովթայ և Ամրափելու ոյս առաջին թագաւորն է որ կը յիշուի Բարելոնի պատմութեան այս նոր թագաւորական ճրպին մէջ յիշուած առաջին աշխարհականն է Նարբովգալասար։ Սորտ որդին Նարբովգալասարը արշաւեց ի Պաղեստին, ինչպէս մարգարէացած էին Երեմիտա և Ամրակում, Եզր. Ե. 12. Երեմ. Եթ. 5. Նարբովգալասարը յաշորդէց որդին Եւիզմարդպար, Դ Թագ. Ի. Եթ. 27. Երեմ. Եթ. 31. Յետ սորտ կոււտան իսկ և իսկ Ներբեղասարս, Լաբորուսարքս և Նարոնիդէ կամ

Բաղտառար, առ որով Քաղցեական պետութիւնն անցաւ Մարց և Պարսից: Քաղցեարաբիլունեան Հարցուութիւնը տեսք հաւանականապէս ոչ աւելիք քան հարիւր տարի: Քաղեր, շան, 1. որդի Յեփոնեայ, ի ցեղէն Յուգայ: Ղրկուեցաւ մէն մի մարդով իւրաքանչիւր ցեղէ Խորայելի, լրտեսել աւետեաց Երկիրը, Թու. Ժ. 6: Բօլոր ցեղերուն լըրտեսուերէն Քաղցէր և Յեփու միայն վարուեցաւ ճշմարտութեամբ և հաւատարմութեամբ, և Խորայելի բոլոր չափահատ մարդոց մէջ այս Երկութիւնի միայն արուեցաւ թշու մտնել Քանանու Երկիրը, Թու. Ժ. 6-24, 38. ԻԶ. 65: Քաղցէր Եր մին յիշխանաց որ կարգեցան բաժնել նուամեաւ Երկիրներն Խորայելի ցեղերուն, Թու. Լ. Դ. 19: Քերրոն տրուեցաւ Քաղցբայ իրեւ վարձ հաւատարմութեան նորա, բայ խստման Աստածոյ, Բ. Օր. Ա. 36. Յես. Ժ. 7: Թէպէտ ութուունէ հինգամեայ Եր Քաղցէր, Եր տուկաւին առյգ, և շուտով վանեց Ենակիմենին իւր ժառանգութեան Երկիրէն: Իւր Երկիրէն տուաւ նաև մաս մը իւր գոտերաւ հանդերձ իւր Եղբօրդրդւյն, որ այս վարձուն արժանացած Եր Քաղցեամբ առաջով Պարսիր, Յես. Ժ. 13-19. ԻԱ. 12: Այս մասը ժամանակ մը կոչուեցաւ նորին անուամբ:

2. Որդի Ովայս: Այս Քաղերայ որդիկը բազմանորդ ըրին Երկիրը որ շուրջ զիւթլէհեմաւ, ևն. Ա. Մնաց. Բ. 50-55:

Քաղկեդոն, այն պատուական, նման ակատի: լինի այլկայլ գոյն, մանաւանդ լուրթ կամ կապուտակ, Յոյս: ԻԱ. 19: Երկրի շատ կողմերը կը գտնեւի, թէպէտ յանուն Քաղկեդոնի կոչուած է, որ է քաղցք Բիւթանիոյ, գէմ յանդիման կոստանդնուպոլոյ, և կը գործածուի մանաւանդ շինել բաժակ, անօթներ և ուրիշ այսպիսի կարսուիք: Ասոր մէկ տեսակը կը կարծուիք Սարդին:

Քամ, ոյշելու, Յոսի, Ժոս, 1. որդի Նշայ, Մննդ. Ե. 32. Ե. 13. Թ. 48. Ժ. 1: Անդամութիւնը որ տեսուեցաւ անոր վարուց մէջ գէպ

ի հայր Եւր՝ բերաւ անոր վրայ, կամ մանաւանդ, բայ բանից Սուրբ Գրոց, անոր որդւյն Քանանավ վրայ, մարդարէական անէծք, Մննդ. Թ. 20-27: Քամ Եր հայր Քուշոյ, Մեսուրմանց, Փուդայ և Քանանանու, այսինքն Նախահայր Քանանացւոց, Հարաւային Արարացւոց, Եթովպացւոց, Եղիպատացւոց և Արիկեցւոց առ հասարակ, Մննդ. Ժ. 6-20.

3. Բանաստեղծական անուն Եղիպատոսի, Աղամ. ՀՅ. 51. Ճ. 22: Քամատմ, հաւանականազէս որդի Բերգելեայ, Բ. Թագ. Ժ. 37. Գ. Թագ. Բ. 7: Թերեւ ընդունած Եր Դաւթէ Բեթլէհեմի մօտ Քամատմ կայուած տեղը, Երեմ. ԽԱ. 17:

Քամալս, ազգային աստուած Մովարացւոց և Ամմանացւոց, կը պաշտուէր նաև Երուսաղէմ առ Ասովոնիւ, Թու. ԻԱ. 29. Դատ. Ժ. Ա. 21. Գ. Թագ. Ժ. 7. Դ. Թագ. ԻԳ. 13. Երեմ. ԽԱ. 7: Ոմանք սիալմամբ նոյն կը համարին զՔամալս ընդ Ամմանի:

Քանան, որդի Քամայ, և Թոռն Նշայ, Մննդ. Թ. 18: Կը թուի թէ առոր սերունդը որ շատուոր Եր՝ գըրաւեց նախ զԱնդոն, և անտի սըփուեցաւ Ասորոց և Քանանու Երկիրը, Մննդ. Ժ. 15-19. Ա. Մնաց. Ա. 13-16: Հըրեւը կը կարծեն թէ Քանան համամիտ Եր հօրը զնոյ ծաղկելու, Մննդ. Թ. 20, 27. և այս գործը եղաւ պատճառ անիծից զոր կրեց իր և սերունդը, Յես. Թ. 23, 27. Բ. Մնաց. Բ. 7, 8:

Քամանացիք, սերունդը Քանանու: Սոքա լինակեցան նախ Քանանու Երկիրը, ուր բազմացան յայդ, և առարուք ու պատերազմներով ստացան Հարսութիւնն մէծ, և զըրկիցին գաղթականներ Միջերկրական ծովուն կղզիները և եղերը, Երբ լցաւ անոնց կուպաշանութեան և գարշութեան չափը, Աստուած մատնեց անոնց Երկիրն Խորայելացւոց ձեւքը, որ նուռնեցին զայն Յեռուայ տուաջնօրդութեամբ: Տես Քաման և Քամանացւոց Երկիրը: Ահա գլխաւոր ցեղք Քանանացւոց յիշեալք ի Սուրբ Գիրս:

4. Խեցիտ, որ կը բնակէին Քա-

նանու երկրին հիւսիսային մասը, Հերմնն կամ Անդր և իրանան երանց ստորոտն, ըստ Յեռուայ ԺԱ. 3, ուր կը պատմուի թէ խեցիք, հիւսիսային քանանու ուրիշ ցեղերուն հետ, յաղթուեցան ի Յեռուայ. Բայց խեցիք իրպառ չարտաքսուեցան իրենց երկիրներէն, Պատ. Գ. 3. Բ. Թագ. Ի. 7. Գ. Թագ. Թ. 20. Նաև Պաղեստինու կեդրոնը կային խեցիներ, Մննդ. Լ. Դ. 2. Յետ. ԺԹ. 4, 7. ԺԱ. 19.

2. Գունանցիտ, յանձուկ միտոս, որոց մի մասն կը բնակեր ի դաշտս յարեւտից Յորդանանու, և միւս մասն ի դաշտս առ եղերը Միջերկրական ծովուն, Թու. ԺԳ. 29. Յետ. ԺԱ. 3.

3. Գերեխուցիտ, որ կը բնակերն ի մէջ Քանանացւց և Յերուաւցւց, Խաչէս կը ցուցնէ Կարգը որպէտ կը յիշուին առ Յեռուայ, Ի. Դ. 11.

4. Յերսուոցիտ, որոց ձեռքն էր լեռնային երկիրը յարջ զԵրուաղեմաւ, և նոյն բոկ Երուաղէմ որոյ հին անունն էր Յերուս, Յետ. ԺԵ. 8, 63. ԺԲ. 28. Բնիքամինեանք, որոց բաժնին ինկաւ այս երկիրը, չափանցին զԵՅուացացին, Պատ. Ա. 21. Ալաջին անգամ՝ Դաւիթ առաւ զԵրուս, Բ. Թագ. Ե. 6.

5. Անօհնցիտ, որ կը բնակերն, Արքահամու ժամանակ, Երուաղեմի հարաւային երկիրը, յարեւմտից Մեռեալ ծովուն, Մննդ. ԺԴ. 7. Յետ ժամանակաց, Ամովիչացիք տարածուեցան բոլոր լեռնային երկիրը որ էր հարաւային արկելեան մասն Քանանու, և յանուն նոցա կոչուեցաւ Ամովիչացւց լեռ, և ապա,

“Յաղթոյի լեռ,” Բ. ՕՐ. Ա. 19, 20. Թու. ԺԴ. 29. Յետ. ԺԱ. 3. Նաև յարեւից Յորդանանու Ամօրհացիք, յառաջ քան զՄովսէս, հաստատած երն երկու թագաւորութիւն, զթագաւորութիւնն իստանու՝ ի հիւսիսոյ, և միւս ևս թագաւորութիւն ի հարաւայ, մինչև ի առհման Յառակոյ, Բայց առ Սեհոնի այս Ամօրհացիք անցան զՊարսկի, և առին Ամովիչացիներէն և Մամարտցիներէն բոլոր երկիրն ի մէջ Յարսկայ և Առնոնի, պյառէս որ այս վերջին

գետը եղաւ այն առնեն հարաւային պատուար Ամովիչացւց, Թու. Ի. Ա. 13, 14, 26. ԼԲ. 33, 39. Բ. ՕՐ. Դ. 46, 47. ԼԱ. 4. Այս վերջին մասին տիրեցին Խորայելացիք յետ յաղթելոյ Սեհոնի. Տես Ամօրհացիք. 6. Գերուցիտ, կամ Ուրէտէ Գերույ, որ ըստ համբաւոյ զըր բերին լըրտեսք, Թու. ԺԳ. 30. կը բնակերն Ամովիչացւց մէջ, հարաւային լեռնային մասը որ յետոյ կոչուեցաւ “Յաղթոյի լեռ,” Արքահամու ժամանակ Գերուացւց ձեռքն էր Գերրոն, և նահապեան անոնցմէ գնեց Մարփելայի պյառն ի գերեզման, Մննդ. Ի. Գ. Ի. Ե. 9, 10. Խորայելացւց բանան մանելէն ետքը, կը թուի թէ Քետացիք խաղացին յառաջ դէպ ի հիւսիս, Երկիրն շուրջ զինթելաւ կը կոչուիր “Երկիր Գետացւց,” Պատ. Ա. 26. Տես Քետացիք.

7. Փերեղուցիտ, որ կը գտնուէին Քանանուն այլեպյլ մասերը: Ասոնց անունը կը նշանակէ դաշտարնակ, անոնց նախկին բնակութենէն. Ըստ Մննդոց ԺԴ. 7 համարին, Փերեղուցիք կը բնակերն ի մէջ բնթելոյ և Գայիքն, և, ըստ Մննդոց Լ. Դ. 30 համարին, մօս ի Անքէմ: Տես ի Երեքիք: Թու պյառ եօթն ցեղերը, կային նաև ուրիշ շատ ցեղեր միենոյն զպրմէ, որ կը բնակերն ի հիւսիսոյ Քանանու: Սերտ էին Երկիրացիք, Արուատացիք, Համաթացիք և Զեմարացիք: Կային նաև ուրիշ շատ ցեղեր պյլեայլ զպրմէ կամ սերունդէ Քանանուցւց երկիրն մէջ, զըրս առասկեցին Խորայելացիք, ինչպէս նաև կիսեր, Ամովիչացիք և Ռափոյիք կամ հսկոյք:

Քանանուն երկիրը, զըր բազմամարդացցց Քանան և անոր սերունդը, և որ յետոյ տրուեցաւ Խորայելացւց: Այս երկիրն պյլեայլ ժամանակ կոչուեցաւ տարրեր անսներով ըստ բնակուց կամ անոնց պատմութեան չես կապակցեալ գիտոց: Կոչուուն է Լ. Բանան, յանուն Քամոյ որդուոյն Քանանու, որ բաժնեց երկիրն իւր որդւոց, որոց իւրաքանչիւրն եղաւ գլուխ մեծ ցեղի, և վերջապես որոյն ողդի, Մննդ. Ժ. 15-20. ԺԱ. 31. Քանան ի սկզբան

չեր պարունակեր երկիր յարեւելից
Յորդանանու. 2. “Խոստացեալ” կամ
“Աւետեց երկիր”, երբ. ժԱ. 9.
Արքահամեն տրուած խոստանէն,
թէ անոր սերունդը պիտի ժառան-
դեր զայն, Ծննդ. ժԲ. 7. ժԳ. 15.
Որովհետեւ Երբայցիք էին Արքահամ-
ու սերունդ, ուստի երկիրն ուր
կը բնուկէին նոքա՝ կոչուեցա. 3. “Եր-
կիր Երբայցեցոց”, Ծննդ. լ. 15, և
4. “Երկիր Խարյակիլ”, յանուն Խա-
րյակլացոց, կամ “Յակորայ սերընդ-
եան”, յետ ժառանգելից նոցա այն
երկիրը. Այս ահանձն յանտի կը
գործածուի ի Հին կատակարանի: Խս-
րայշելի երկիրը կը պարունակէր ըն-
դարձակ մասեր աստի և անտի Յոր-
դանանու, զոր Ասուուած տուաւ ի
բնակութիւն Հըեից: Յետոյ այս ա-
նունը սեպական եղաւ տասն ցեղե-
րուն երկիրն, Եզեկ. ի. 17.: 5. “Եր-
կիր Յուդայ”, Ասուգէն կոչուեցա-
ի սկզբան Յուդայի ցեղին երկիրը
միայն, Յետ բաժանան տասն ցե-
ղեց, Յուդայի և Բենիամինի երկիր-
ները, որ եղան սւրդն թագաւորու-
թիւն, կոչուեցան “Երկիր Յուդայ”,
կամ “Յուդա”, որոշուելու Համար
Խորյայիլ երկիրն: Յուդայի երկիրը
Հրետասան կոչուեցա յետ գերու-
թեան, երկրորդ աշամարին ժամա-
նակ, և Հառվիլյայցեցոց իշխանու-
թեան ժամանակի: 6. “Սուրբ Երկիր”,
կ'երկիր թէ Հրետայք սկզբան գործա-
ծել այս անունը յետ դարձն ի գե-
րութենէ Բաբելոնի, Զաք. Բ. 12:
Քանահանցեց Երկիրն սահմաններն
էին, յարեւելից Միջերկրական ծով,
ի հրեսից, Լիբանանու յեան և Ա-
սորեց Երկիրը, յարեւելից Արքայի
անապատը, և ի հարաւոյ Եղովիլ
և Աին և Փառան անապատը: Քա-
նահանու Երկիրն մեծագոյն Երկոյնու-
թիւնն էր իրը Հարիւր ութառն
մզոն, և մրջին լայնութիւնն իրը
վաթառն և հինգ մզոն: Դաւիթի
ժամանակ ընդարձակ Հարկատու դա-
ռաւաներ եղան մասն Սուրբ Երկիրն:
Այս Հարկատու դառաւաները կը վե-
րաբերէին մասնաւանդ այս ազգոց
որ յարեւելից սահմաններից էին Հըեից
մինչեւ շատ ներս յԱննապատն Արք-
իքա, անտի աղաս մինչեւ Բափոս առ-

Եփրատայ, հանգերձ այն մասամբ Ա-
սորեց Երկրին որ էր ի մէջ Լիբա-
նանու և Եփրատայ: Ի հարաւոյ,
յիշեալ Հարկատու դառաւաներէն
էր Եղովիլ, և անտի յառաջ դեղի ի
կարմիր ծով մինչեւ ի Գատիսնդաբարեր:
Քանահանու Երկիրը բաժանեալ էր
այլեայլ կերպով: Առ Յետաւաւ
բաժնուած էր երկոստատան ցեղերուն:
Առ Ռորովաման կը բաժնուէր երկու
թագաւորութիւն, Խարյայիլ և Ցու-
դայ: Ցետայ Քանահան ինկաւ Բաբե-
լացոց, Յանաց, Ասորեց և Հառվի-
լյայցեց ձեռքը: Մեր Փրկչին ժա-
մանակ, Քանահան էր ընդ իշխանու-
թեամբ Հռավիմայցեցոց, և կը բաժ-
նուէր հնագ գաւառ, Գալիխեա, Աս-
մարիա, Հրետասան, Բներէա և Խ-
ուումէա: Էներէա կը բաժնուէր գարձ-
եալ և օթն մարզ. Արքինէ, Տրա-
քանիա, Խառըէա, Գալզանիստ, Բա-
տանէա, Պերէա և Դեկապոլիս: Զարգիս,
Պաղեռուին հպատակ է Թրեաց Առութանին:

Քանահանու Երկրին երեսը պէս պէս
է. հոն կան լեռներ, գաշուեր, գե-
տեր և Հսկիաներ: Գլխաւոր լեռ-
ներն են Լիբանան, Կարմեղ. Թա-
փոր, Գաղպայտ, Հերման, լեռան ջի-
թենեսց, այլպէն հանդերձ: Մի-
ջերկրականին, Յնդրայիլ և Երկրովի
գաշուը անուանի են իրեւ տեղիք մե-
ծամեծ գիտաց: Գլխաւոր գետք են
Յորդանան, Առնան, Ակրով, Յա-
բոկ և կիսան: Մովակը են Մեռեալ
ծով, Տիբերիոյ կամ Գալիխեայի ծո-
վը և Մառոնի ծովակը: Առնէր նկա-
րագրուած են այլւոր, իւրաքանչիւր
իւր տեղը:

Երկրին ընդհանուր ձեն համառո-
տիւ կը նկարուգրենք հոս: Հիւսի-
սային սահմանին վայ են Լիբանա-
նու և Հերմանի բարձր լերինք, որոց
գագաթներէն սմանք բարձր են տասն
հազար սոր: Յորդանանու այլեւով
կը ըղինն առ ստորոտով
Հերմանի: Յորդանան անցելով Մա-
սոնի ծովակէն և Գալիխեայի ծովէն
կը հոս գետ ի հարաւ ստեղ ման
առնով մինչեւ ի Մեռեալ ծով: Յոր-
դանանու հովիտն է խորանիստ, իւր
աղերէին մինչեւ ի Մեռեալ ծով
կ'իջնէ իրեւ երկու հազար սոր ի Խո-

հարհ։ Երկիրն ի մէջ հսկաբն Յորդանանու և ընդհանրապէս բարձր տափարակ, ընդհատեալ ոչ սովուա բըրովք և խօրածորովք, ընդ որ ուղիկը ձմեռանայինք հօսելով կը թափին ի Յորդանան և ի ծովի Մեռեալ, Գուլիեայի բարձր տափարակն է իր ինն հարեւը կամ հազար սովք ի վեր քան զծովս Միջերկրական, ի Ասորին Գալիպով կը գտնենք Յիզրայիլ մնջ և գեղշցիք դաշտը, կարմեղունէն և Ալբէն յարեմետս մինչեւ ի Թափոր և ի գեղդուտ, և յարեկէս մինչեւ ի նոյն ինքն Յորդանան։ Այս դաշտին ծայրէն կը սկսի երկիրն նորէն բարձրանալ դէպ ի հարաւ, ոյնպէս որ Գարիզին ունի 2,300, Երուսաղէմ՝ 2,400, և Քերրոն 2,600 սովք, ի վերոյ քան զծով։

Առ ծովեղբրդն, կարմեղոս լեռնէն վար, կայ դաշտ պաղաքեր։ դէպ ի հարաւ տակու կը լսյնի այս դաշտը և կը հաւատարի միրջապէս Փառանու մնջ անապատին հետ։ Այս ծովեղբրեայ դաշտէն ելն դէպ ի ներքին բարձր երկիրն է այլեայլ, մին քան զմիւսն բարձր լեռնադաշտիւք, մինչ էջն դէպ ի Յորդանան, ի Մեռեալ ծով և յերովմ, և զառ ի թափ, գահազէժ։ Երկիրն յայնկոյս Յօրդանանու և լեռնային, երկիր պարտու, ին պաղաքեր հօվիտներով։ Ալիք դէպ արեւելք է բարձր և ամպյի լեռնադաշտն Անապատ Արարից։

Քանանու երկիրն և կիման էին ընտիր յայժ, Զերմնաթիւնը չէր քան զշտին աւելի ենթ ոչ խոր գետերուն, և օդն էր ընդհանրապէս քաղցր և առաջ ջարար։ Արեգական ծածկուիլը, ամպեր և անձրեւ ի Պաղեստինի գլխաւորապէս ձմեռուան կամ անձրեային եղանակին սեպհական էին։ Աշանային անձրեւ կը սկսին ընդհանրապէս հոկտեմբերի վերջին մասին մէջ, և առաջնին անձրեներէն անմիշ ջազէս ենքը կը ցանուուն յորենը և գարին։ Անձրեւ աւելի ծածկուան դէպ էն դէպաւանէրի մէջ, և կը տեեն, թէպէտ ոչ շարուանակ, մինչեւ ապրիլ։ Մայիսէն մինչեւ հոկտեմբեր անձրեւ չի տեղար։ Զմեռուան ցուր-

ար սաստիկ չէ, և գետինը չի սաւագրի, Զիւնը կը նստի երբեմն մի կամ աւելի սուը թանձրութեամբ, և մըրիկ հանդերձ կարկասվ յաճախ է ձմեռաները։ Գարին իրը հնդեւասան աւուրը յառաջ կը հնձուի քան զցորենը, և այս երկու արմտիք ևս աւելի կանուխի կը հստանին ի դաշտս քան բարձր սեղեր, յորենին հունձը կ'երկարի ապրիլէն մինչեւ յունիս։ Աւացին խաղողը կը հստանի յուլիսին, բայց այդեկիւթը չի վերջած է, ջրհորը և գուրք կը սկսին նոյնպէս ցամաքիլ, և բուր ընութիւնը, թէ շնչառան և թէ անշունչ, կը սպասէ նմձկանը գարձի անձրեային եղանակին։

Քանանու երկիրն հողը շատ բերբէ է։ Տիրող քարն է կրային կաւուցար, որ ունի շատ այրեր և անձաւներ։ Այս քարը շուազվ կը փոխուէր ի հող, և խառնուելով առատապէս պարարտացուցիչ հիւթերով, կը բուուցնէր, թէ ցած և թէ բարձր անզեր, և ամէն կիմայի տակ, քանի ամէն տեսուկ կիման կայ այս փոքր երկիրն մէջ, պազց և արգեանց երկիրի բազմութիւնի աեստիւներ, զորօրինակ, ձիթենի, թղթենի, խաղող և նանենի, առատութեամբ։ Բնուրները ծածկուած էին խաշամբք և անդէսք, իսկ հսկաբը ընդարձակ արտերով ցորենց և արմտեաց։ Աւետեաց երկիրը կը կօսուէր, յիրաւի երես, երկիր որ կաթ և բար կը ըըզիւէր, բայց և այնպէս այն փառաւուն նկարագիրը զըր կ'ոնէ Մովիս։ Յ Օր. Ը. 7-9, և պատմութեան վրկոյաթիւնը Պազեստինու նախինն բազմամարդութեան վրայ, մշշափ տարրեր են այժմու մերկութենէն և ամայութենէն։ Անձրերը զըր բերաւ շրէից անհաւատութիւնը տակաւին կ'այրէ կը խնձէ այս թշուաւ երկիր։ Պատերազմաց և յուր վարչութեան երկայն գարեր աւեր և ամպյի ըրած են զոյն։ Անոր ըլուրները որ մինչեւ իրենց կատարները մշակուած և ցանուած էին ժամանակաւ, և

ծածկուած արարէիւք, պյգեստանօք, ձիթտառանօք և խցենւոյ գորարտէներով, արդ կորդ և ցամաք երկիր են : կանոն և անագան անձրեք որ ժամանակաւ կը համբարսէին աւազաներու մէջ, և մանաւածտպատ ջրանցիւք կը տարսէին սուողել գետինը երաշտութեան ժամանակ, հիմա անարգել կը թափին ծովը : Երկիրը, մերկացեալ իւր անտառներն, բաց կը կենայ արեդտական կիրշչ բոցերուն, որ հիմա կը խամբին զայն զոր ժամանակաւ պլուզարեր կը դորձէին : Բայց և այնիւս կան տակաւին ի Պատեստին վայրք որ կը ցուցնեն զարմանալի պուզարերութիւն, և ուր որ երկիրը մշտկուած է, կու առյ հարիւրապատիկ : Հնդիկ ցորենը կ'աճի հոն մետասան ոտք բարձր, և կը հասնին գեռ ողկոյզք որ Երազի ողկուցին հետ գրեթէ կը մրցին : Հանճարեղ ճանտպահորդք միաբան կը հասանան Սուրբ Գրոյ փայութենը քանանան Երկիրի պաղարերութեան վրայ : Տես Երբայցիք, Հրետաստան :

Քանանու երկիրն նուանումք : Այլ կայլ պատճառներ ցուցուած են տրդարացնելու քանանու երկիրն նուանումք, և Խորայելացւոց ջնջելն ոյն երկիրն բնակիչները : Զորօրինակի, թէ այն երկիրը ելած էր բաժինն Անմայ և զաւկի նորու զինի շրչեցիդին, և Քամոյ որդիքն յափշտակած էին զոյն . թէ նախ գանանացիք Երկիրը դարձեցան Խորայելացւոց վրայ . թէ Արքայամ ուսացաւ այն երկիրը դարձերով առաջ . թէ Գանանացիք Երկիր համացեղք բնդ Եգիպատացին, ուստի և հաղորդ անոնց յանցանաց և պատժոյն իրեւ հարուահարիչը Երբայցիւց : Թէ երաւացի համարին պատճառներուն բոլոր կամ զոմանսի նոցանէ միայն, Սուրբ Գրիք առանց և ոչ մին կը ցուցնէ : Հրեւից միմայն պատճառն այն երկիրն նուանելու՝ էր ամենատեառն Աստուծոյ յայտնի հրամանը : Հրեւայք սա միայն գիտէին թէ այն աղճերուն չարութիւնն էր պատճառ անոնց պատուհասին, զոր երկայնմութիւնն Աստուծոյ յամեցուցած էր, և որ որոշուած էր իրը աղդ և զգաւշութիւն անսնց և

համօրէն աղդի մարդկան կուապաշտութեան և նմին նման մեզաց գէմ : Այս մեղքերն ատել և բնա-ջնջ ընել պարտական էին Հրեւայք . պիտի գործէին իրը պաշտօնեայք Աստուծոյ արդարութեան, և ոչ ի յագեցուցանել իրենց ագահութեանը, բարկութիւնը կամ ցանկութիւնը, բանդի բոլոր աւարը և գերիք պիտի ջնջուեցան : Անակց-մէ շատերը իսյո տուին ուրիշ երկիրներ, և գրիթէ անոնց ամէն ցեղէն նշխարք մնացին ի Հրեւաստան, Հպատակ Խորայելացւոց, բայց որո-դպյթ անոնց ասուլներուն, և փուշ անոնց կողերուն Դիտողութեան ար-ժանի է նաև, որ յայտնի ծանսուցւեցաւ Քանանացւոց կանխաւ թաղուլ իրենց երկիրները : Այս երկիրնե-րուն բռն և մեծ Տէրն իմացու-ցած էր անոնց թողուլ լքանել պիտի երկիրներն և երթալ, և երբ անոնք դէմ կեցոն, յիրաւի կրեցին պատիծ :

Քասիփիա, գերեալ Հրեւից շա-տերուն բնակութեան տեղը, հուա-նականապէս մօտ ի կասպից ծով, Եղր . Ը. 17 :

Քասիլն, իներօրդ ամիս Հրեւից, որ կը սկսէր գեկտեմբերի նոր լուս-նիւ, Նէեմ . Ա. 1 . Զաք . Ը. 1 :

Քասպավր-թափօր կամ Քասե-լովք, քաղաք ի սահման Զարսլով-նի և Խորարայ, իրը չոր մզոն յա-րեմորից Բափոր լիբին . զարդիս իբ-ռալ կոչուած գիւղը կը թուի լինել պիտ քաղքին տեղը, շատ քարափոր գերեզմաններով, Յեւ . Ժթ . 12, 18, 22 . Ա. Մնաց . Զ. 62 :

Քասպութացիք : Տես կափրար-ցիք :

Քար : Հին առենը գոյլախտոզ քարէ գանակիներ ընդհանուր կը դոր-ձածուէին, փոխանակ պողպատիկ գանակիներու, Ել . Դ. 25 . Ցե . Ե. 2 . Ասպարութիւն էր նաև քարակոյտ կամ քարիառ յարուցանել ի յիշա-տակ երևելի ինչ դիպաց, Մնադ . Լ. Ա. 46 . Ցե . Դ. 5-7 . Ե. 26 . Ը. 29 . Բ թագ . Ժթ . 17 . Նոյն սովորութիւ-

նը կը տիրէ դեռ յլոռին, և անցորդք և ճանապարհորդք կը սիրեն իւրաքանչիւր քար մը յաւելուլ կարկաներու վրայ: Տես Աթենան քար:

Քարազը: Ալոյցէս թարգմանուած է, Պ. Կ. Ժ. Ժ. 19. Բ. Օ. Ժ. Ժ. 18, Երբայեցերէն բառ մը որոյ նշանակութիւնն անյայտ է: Տես թըբւաթիք:

Քարք, Երբայեցերէն բէնէն, տեսակ օձի, որոյ թղյն պյանտէս սասահի է, որ մանելուն պէս մարմինը կը սպաննէ իսկդյն: Դարման տանել դրեթէ անհնար է: Կըսուի թէ քարրը շատ փոքր է, ոչ տւելի քան մը սոք երկայնութեամբ: Բայց նախնեաց բառն քարրը թուի լինել անձանօթ: Նախնիք յաճախ կը յիշեն այս օձը, բայց պյանտէս անորոշ կերպով, որ անհնար է ճանչնալ ծցիւ տեսակը: Այս լիշուի Յոր. Ի. 14, 16. Երեմ. Ը. 17:

Քարկածել էր սովորական պատիժի մէջ Հեթից, և բարունիք կը համարէին արժանիք քարկածման ամէն սճրագործ զոր օրէնք կը դատապարտուէին ի մահ, առանց սրոշելու մահուան եղանակը: Բարունիք կ'ըսնեն նաև թէ, երբ մարդ մը կը դատապարտուէր ի մահ, կը հանէնք զնոս քաղզոքէն գուրու սպանման տեղը, և կը յորդորէին ճանչնալ և խստովանել յանցանքը: Ցեսոյ կը քարկածէին սո երկու կերպերէն միոյն համեմտա: Կամ քարեր կը նեաւէին անոր վրայ մինչեւ կը մեանէր, և կամ կ'ընկենուին զնոս վախէ մը գլխիվայր, և մեծ քար մը կը գլորէին անոր մարմնոյն վրայ: Առաջին կերպն էր սովորական, և վէկաներէն կը պահանջաւէր նախ նեաւել քար անոր վրայ, Բ. Օր. Ժ. 5-7. զայս ընելու համար վիշոյ երրեմն կը հանէին իրենց հանդերձը կամ վերաբուն, Գործ. Ը. 58. Մատթէսի ի. Ա. 4: Համարը կը թուի ակնարկել քարկածման վերջին կերպը: Նշնպէս և Պուկառու Դ. 29 համարը: Տես և Նազարէր:

Քարզարին, հրպարակաւ և բանիւ պատմել կամ առուցանել կրօնական ճշմարտութիւններ, մանաւանդ Գրիտառուի Աւետարանին ճշմարտութիւնները, Գործ. Ը. 4. Բ.

Կորնթ. Ե. 20. Եփես. Գ. 8: Կրօնական հրահանգ կար անտարակցոյ ի հնումն: Ենովք կը մարգարէնար, թուգ. Ժ. Դ. 15, և նոյ էր քարոզ արգարութեան, թ. Գետր. Բ. 5: Կրօնական ատենաբանութիւններ կը յիշուին յանափ ի պատմութեան Մովսիսի, դատաւորաց և մարգարէից: և այս ատենաբանութիւննը կ'ըլային ընդհանրապէս Հետական արարուզութեան և տոնից առթիւ և Եւեմ: Տաճարին մէջ երգուած սաղմանպէ ժաղովուրդը հրահանգելու համար էին: Եթու գերսութեան, շատ ժաղովուրդանոցներ շինուեցան, յորս բանն Աստուծոյ կը կարգացուէր և կը մեկնուէր շարաթ օրեր: Աւետարանին անտեսութեան ժամանակ քարզողել զիաշելեանի Գրիտառ էր կարեւոր պարուց այն մորդոց որ Գրիտառով պատգամաւորները կը կոչուէին, պյինիքն աշխարհի գարձին համար Աստուծոյ գլխաւոր գործիններն, Մարկ. Ժ. 45. Ա. Կորնթ. Ա. 21. Բ. Տիմ. Բ. 2. Դ. 2:

Քարքամիս: Սուրբ Գրոց Քարքամիսը Յոյն և Հոռովզոյեցի Տեղինակաց կերպեսիսնը չէ, ինչպէս կարծուած է բնդհանրապէս: Սուրբ Գրոց Քարքամիսն էր աւելի վերացյան առևիրատայ, Տին Մարտ կամ Տերպուիս քաղաքին տեղը: Ասորեստանի արձանագրութիւնը կը ցայցնին զբարքամիսն լինել, իրը յամէ անախ 4,100 մինչեւ ցամն 850 նախ քան զի՞ր: Գլխաւոր քաղուց Քետացւոց, որ տիրած էին բոլոր Ասորես երկրին Դամակոսի առհմանէն մինչեւ Եփրատ առ Ափր կամ Ափրէնքը քաղզուած: Ափրէնք թէ այն կամեմներն առարգամիսաւ էր գլխաւոր անցք Եփրատայ, ուստի Եղիտապացւոց կափեններուն առանձն ընդ Ասորեստանցիս Քարքամիս էր աեղի մեծապէս կարեւոր: Բ. Մնաց. Լ. Ե. 20 համարը բազդատէ Երեսիսի խօ. 2 համարին հետ: Այս թուի թէ Քարաւան Նեկրաւով առաւ Քարքամիս Մակեդոնի ճակատէն քիչ եացը (իրը 608 ին նաև քան դրէ), բայց նարուգութեանուոր առաջ նորէն այն քարքը պատերազմուոր իրը երկ ապրի Երեմիսի խօ. 2 համարին հետ: Այս թուի թէ Քարաւան Նեկրաւով առաւ Քարքամիս Մակեդոնի ճակատէն քիչ եացը (իրը 608 ին նաև քան դրէ), բայց նարուգութեանուոր առաջ նորէն այն քարքը պատերազմուոր իրը երկ ապրի Երեմիսի խօ. 2 համարին հետ: Այս թուի թէ Քարաւան Նեկրաւով առաւ Քարքամիս Մակեդոնի ճակատէն քիչ եացը (իրը 608 ին նաև քան դրէ), բայց նարուգութեանուոր առաջ նորէն այն քարքը պատերազմուոր իրը երկ ապրի Երեմիսի խօ. 2 համարին հետ:

ԽԶ. 2) : Քարքամիս կը թուի նշանակել “Այսոց Քամովնայոյ , ” անուանի աստուծոյն ԱՊօվարայոց :

Քացան, գինը էղէն հնապանիթոց Երկրորդ կամ քացախային խմբման արդինքը . Այս բառը կը նշանակէ Երբեմն նուրբ , կծու գինի , զոր յաճախ կը գործածէին գործառը և Հառմայեցի զինուորը , թու . Զ . 3 . Հառթ . Ռ . Է . Յովհ . ԺԹ . 29 : Տես Լենի : Ուրիշ տեղեր կը նշանակէ բուն քացան , զոր իմաստունն օրինակ կը բերէ Երկից , Առակ . Ժ . 26 . ԽԵ . 20 :

Քաւուրիւթ , գործ օրով հասուցում կ'ըլլայ մեղաց , և պատժապարտութիւնը կը ջնջուի : Քաւութիւնը կ'ենթադրէ պապչխարսթիւն և հաւատք ի կողմանէ մեղաւորին : Առ Հրեայո քաւութիւն կը գործուէր աստուածուաստ սահմանեալ խորհրդաւոր զոհերու կատարմամբ , նշանակ զոհին Քրիստոնու : Նոր կահարանը կը ցուցնէ զՔրիստոս իրեւ ճշշմարիտ պատարագ մեղաց համար , “Գառն Ասուծյ , ” “մեր զատիկր , ” “իւր արիւնը մատուցանող , ” և “իւր պատարագով մեղքը զերցնող , ” Յովհ . Ա . 29 . Ա կորիթ . Ե . 7 . Եփես . Ա . 7 . Երր . ԺԹ . 26 :

Քաւութեան օրն էր տարեկան տօն , որ կը կատարուէր հանդստեամբ և ծանմք թշին ամսոյն տասներորդ օրը , հինգ աւուրբ յաւալ քան զտօն տաղաւարահարաց , Ղեա . ԽԳ . 7 . ԽԵ . 9 : Այս կարեսորագոյն օրուան արարողութիւնը մանր նկարագրուած էն . Ղեատցոց ԺԶ . գըլիսոյն մէջ , Քաւութեան օրը միայն քահանայտեար կը մանէր Արրութեանց Սրբութիւնը , Երր . Ժ . 7 . բայց այլ կոյլ արարութեանց համար կը ստիպուէր մանել հան նոյն օրը շատ անգամ : Նախ սոկեղէն բուրուառաւ և ինկով լեցան իրենկանոցաւ : Ազա արեամբ նսիազին զոր մատուցած էր իւր և բայց քազաց համար , և թաթախելով մատն ոյն արեան մէջ , կը սրոկէր եօթն անգամ մանել իւր և անգամ մը դեռ արեալք . յետոյ դարձեալ գուրս ելլելով որրարանէն , և հետ առնլով արեան սկաւուակը կը թափէր բայրը ողջակից սեղանին եղջիւրներուն վրայ , և անգամ մը դեռ արեալք . յետոյ դարձեալ գուրս ելլելով սահմար բուրուառաւը և ինկանոցը , և նորէն դառնալով կը լուար ճեռուուրներն և օրուան ուրիշ պաշտօնները կը կատարէր : Նաև արձակման նոխազին արարողութիւնը կը կատարէր նոյն օրը : Երկու նոխազ ընտրելով , մին կը զոհէր Ասուծյ , և միւսը , որ կը կոչուէր արձակման նսիազ , վասն զի վիճակաւ կ'ընտրուէր ազատ Բողուելու , կ'ալձակէր անապատը , բեռնաւարեալ ժողովրդեան մեղքը : Այս ամսնայն արտրողութիւնը կ'ակնարկէին զՔրիստոս , և ամէն դարու մէջ կոյին հաւատացեալք . որ գիւտէին ոյն արարողութեանց հոգեոր և նուիրական նշանակութիւնը , Երր . Թ . - Ժ . Ար նոյէին առ Այն զըր խօսց էին , և կ'ողբային : Խնչպէս որ քաւութեան օրը մէծ տօն էր , Հրէական եկեղեցւոյն , նոյնապէս ուրբ արտմութիւն զգալ պարտի Քրիստոնեայն նոյնլով ի Գառնն Ասուծդյ , և “թողութեան ուրախութիւնը , կը խանուի անոր “պապչխարութեան արտասուց հետ , ”

Ապա երրորդ անգամ կը մանէր արեամբ խցին զոր մատաւցած էր ժողովրդեան մեղաց համար , և ոյն արենէն ութ անգամ կը սրոկէր իսրանին սեմերուն վրայ , և խառնելով այն արիւնը նոփազին արեան հետ , կը սրոկէր դարձեալ եօթն անգամ ինկոց սեղանին եղջիւրներուն վրայ , և անգամ մը դեռ արեալք . յետոյ դարձեալ գուրս ելլելով որրարանէն , և հետ առնլով արեան սկաւուակը կը մանէր զինուորը , և պապակի սկաւուակը կը թափէր բայրը ողջակից սեղանին յատակը , Չորրորդ անգամ կը մանէր գուրս առանելու համար բուրուառաւ և ինկանոցը , և նորէն դառնալով կը լուար ճեռուուրներն և օրուան ուրիշ պաշտօնները կը կատարէր : Նաև արձակման նոխազին արարողութիւնը կը կատարէր նոյն օրը : Երկու նոխազ ընտրելով , մին կը զոհէր Ասուծյ , և միւսը , որ կը կոչուէր արձակման նսիազ , վասն զի վիճակաւ կ'ընտրուէր ազատ Բողուելու , կ'ալձակէր անապատը , բեռնաւարեալ ժողովրդեան մեղքը : Այս ամսնայն արտրողութիւնը կ'ակնարկէին զՔրիստոս , և ամէն դարու մէջ կոյին հաւատացեալք . որ գիւտէին ոյն արարողութեանց հոգեոր և նուիրական նշանակութիւնը , Երր . Թ . - Ժ . Ար նոյէին առ Այն զըր խօսց էին , և կ'ողբային : Խնչպէս որ քաւութեան օրը մէծ տօն էր , Հրէական եկեղեցւոյն , նոյնապէս ուրբ արտմութիւն զգալ պարտի Քրիստոնեայն նոյնլով ի Գառնն Ասուծդյ , և “թողութեան ուրախութիւնը , կը խանուի անոր “պապչխարութեան արտասուց հետ , ”

Ղետական քաղաք տպառանի, Յես.
ԺԴ. 13-15. ԺԵ. 13. ԱԼ. 41, 13.
Դաստ. Ա. 10, 20. Գերբոն էր մոյ-
րագործակ Դաւթի եօթը տարին մինչ
կը թագաւորէր Յուդայի ցեղին մր-
պյին, Բ. Թագ. Բ. 3. Ե. 5: Հան կանգ-
նեց Աբիսոլոմ ապատամբութեան
դրօշը, Բ. Թագ. Ժ. 9, 10: Ասորո-
վամ ամրացցց զիերեց, որ կը յիշ-
սկնակ, յետ գերութեան, բայց ոչ
ի նոր կտակարանի, Նէեմ. ԺԱ. 25:
Զարդին Գերբոն է քաղաք տնպա-
րիոց իր 8,000 բնակչաց, որոց 600 ը
միայն Հրեւոյ են, իսկ մասցեալներն
խուզը և Արարացի: Գերբոն է խոր
հսկուի մը մէջ, մերձակայ ըլսւրնե-
րուն մօտ, հին լեռնային մասին
Հրէատանի, իր քառա մզոն ի հա-
րաւոյ Երուսալեմի, և 2,600 սոք ի
փերոյ քան զծովի: Այժմն անունն
է Ելուուիլ, ոյսինքն բարեկամ, նզին
ընդ անունն զոր Մահմետականը
կու տան Արքահամու, “բարեկամ
Աստուծոց”, և կը պահեն թէ իրենց
ձեռքն է նահատպետին գերեզմանիր որ
է “Մաքֆելայի պիրը”, Փոքր մզկիթ
մը կոյ գերեզմանին վրայ, 60 սոք
բարձր որման պատաժ +50 սոք լայն
և 200 սոք երկայն շրջանակի մէջ,
ուր Գրիգորնէի թայլ առևել չէ
մանել, բայց օրմանը կը թուի հին
ժամանակ շինուած, և հաւանական
է թէ անոր մէջ է գերեզմանուտե-
ղին: Ուրիշ երկու հին մասցորդք են
կան, ոյսինքն երկու քարաշէն աւա-
զակը, մեծագոյնն է 133 քառակու-
սի սոք, և 21 սոք խոր: Ասոնք
դեռ կը գործածուին, և մին է
հաւանականապէս “Քերբոնի աւա-
զանը”, որոյ վերայ կախէլ առուա-
դասիթ զիերուսալէ սպանովները,
Բ. Թագ. Դ. 12: Քաղաքին մէջ կան
ինը մզկիթ և երկու ժողովրդանոց: Փողոցները նեղ են, առաները քարա-
շէն, հարթ ասնեաք որ սամին Փոքր
դրէթներ: Հան կը շինուին ապակե-
ղէն կանթեղք մեծ քանակութեամբ,
և գուաւոր մանեաւեր. Հանե մոր-
թէ տիկեր, շամիչ և մաթ (ու+մ.շ.):
Նրանկայ տեղիք քաղաքին շատ պար-
զարեր են. Ի Գերբոն են Պաղետին-
նու ազնուագոյն պյդեռանիք: Քա-
րչին ունի առաջ ձիթառաններ և

ուրիշ պաղտառ ծառառառան և ըն-
տիր արօս: Տես նիքով, Մամբրէ:
Քենդրան, կը կարծուէր թէ է Ա-
սորուց Հալէպ քաղաքին հին անու-
նը. Հալէպ իրը հարիւր և ութ մզոն
է ի հիւսիսոյ Դամասկոսի, և իրը
ութսուն մզոն Մեծերկարական ծովն:
1822 ին այս քաղաքը կը ըց սոսկուի
երկրաշարպ մը, որմէ գրեթէ է հիմա-
յանակ եղաւ. Հալէպի պյդեռը ըր-
անիկեցք հազի կէտ են այս առեն-
ուան 200,000 բնակչաց: Բայց մօ-
տերս հազի մը գտնուեցաւ Անդի-
լիմանանու արեւելեան զառիվայրին
վրայ, ի հիւսիսոյ Պարատապի, և կը
կոչուի գեղերան յանուն մերձակայ
գիւղերէն միջոն: Այս տեղայն խո-
զոցը և անկէ շինուած գիւղն աղնու-
ութեան կովանն նշանաւոր է: Այս
հիման է հաւանականապէս Գեղ-
րունն Եղեկիեր, Գլ. Ի. Է. 18:

Քենդիար-Ալսուրիմ, բուշ գէց-ցո-
ւնց, աեղի մօտ ի Գարբաւոն, պյո-
պէս հոչուեցաւ մենամարտութեան
նման աղեաալի կուույ մը պատճա-
ռաւ, նախ քան զպատերազմն զօրոց
Դաւթի և Յերուսալէի, Բ. Թագ. Բ. 4.
16.

Քենդիա, բարեկապաշտ քահանոյա-
պէս Հրէից Յովսիայի թագաւորու-
թեան ժամանակ, Դ. Թագ. Ի. Բ. 4:

Այս էր նաև անուն հորց Երե-
միցի և Եղեկակիմայ, Դ. Թագ. Ժ. 4.
18. Երեմ. Ա. 4:

Քեներեր, քաղաք Գալիեոյի
ծովուն արեւելեան եղբ, Թու. Լ. Դ.
11. Բ. Օր. Գ. 17. Յեռ. ԺԱ. 2. ԺԹ.
35. Գ. Թագ. ԺԵ. 20: Եր քաղաք
պարապաւոր Նեփթաղիմայ: Յանուան
պյա քաղաքին կոչուեցաւ նաև ծովը:
Երեսիմոն կը կարծէ թէ պյա քա-
ղաքին տեղը յետոյ շինուեցաւ Տե-
րերիս:

Քետացիք, սերունդք Քետայ,
Ծննդ. Ժ. 15, քահանացի ցեղ որ
կը բնակէր մօտ ի Գերբոն Արքահա-
մուն ժամանակ, Մներ. ԺԵ. 20. Ի. Գ.:
Քետացիք նուանեցան Խորիւլացի-
ներէն, Ել. Գ. 8. ՅԵ. 9. 10, բայց
րնացինց շեղան: Ուրիշ Քետացիք էր,
Բ. Թագ. ԺԱ. 3: Սոլզմն հարկատու-
ծառոյ ըրտ զիետացին, Գ. Թագ.
Թ. 20: Կը յիշուին նաև “թագա-

ւորք Քետացւոց, կ հարաւակողման, Գ Թագ. Ժ. 29. Գ Թագ. Է. 6. Քետացւոց ազգը կը յիշուի մինչև Հրեից գերութենէ դարձը, Եղբ. թ. 1. Տես Քանահացիք.

Քետուրա, խաչ, կին Արքահամաս, յետ մահաւան Սարայի, Մննդ. ԻԵ. 1-ի. Քետուրա կը հօջուր “Հարճ,” որոշելու համար անոր որդիքը, ինչպէս նաև զիսմայէլ, Խոսհակէն որ էր որդի խոստման, Մննդ. ԻԵ. 6. Ա Մնաց. Ա. 32. Գաղ. Դ. 22. 30. Քետուրայ որդիքն էին նախնիք այլեալ Արքացից ցեղերու։

Քերերիմն, 1. Փղշացւոց մէկ մասն էր, զոր սմանք կը Կարծեն ծագմանը կրետացի, Ա Թագ. Լ. 44. Եղեկ. ԻԵ. 16. Սոփ. Բ. 5.

2. Դաւթի թիկնապահներուն մէկ մասը, որ միշտ Փելեթիներուն հետ կը յիշուի, Բ. Թագ. Ը. 18. ԺԵ. 18. Ա. Մնաց. ԺԵ. 17.

Քերեր, առաւ կամ հեղեղատ փեր որ կը թափէր Յորդանան: Այս հեղեղատին մօտ գնաց նստու ժամանակաւ Եղիտ, և հոն ագռաւք կը բերէին անոր ի պաշար Հաց և միս, Գ Թագ. ԺԵ. 3-5. Տոպինոն կը համարի թէ Քերերէ էր այժմուն Վատի Քէլդ, որ կը բդիք բլուրներէ յարեմակից Երկովզի, և այն քաղաքին մօտ հոռելով կը թափի Յորդանան: Այս հեղեղատը կը ցամաքիք ամառը:

Քերովիք, կարգ երկնային ոգւց, կոմ այլարտնական նշան որ յանձնի կը յիշուի ի Հին Կոտահարանի և ի գիրս Յայսանութեան: Քերովիքը այլեռոյ կը ներկոյացուին: մերթ իրեւ կենդանի արարածք, Եղեկ. Ա. Յայտ. Դ., կամ երբեք պատկերը վարոգոյրներու գրայ, և կամ սկիթ և փայտ, յօրինուած, Ել. Լ. 9. 35. Լ. 7. Եղեկ. ԽԵ. 25. մերթ իրեւ միակերպարան, կամ երկերպարան, կամ չորեքերպարան, Ել. ԻԵ. 20. Եղեկ. Ժ. 14 ԽԵ. 18, նաև երկթեեան, չորեքթեեան և վեցթեեան, Գ Թագ. Զ. 27. Եղեկ. Ա. 6. Յայտ. Դ. 8. մերթ պարզ ձեռվ, ինչպէս սոկելէն քերովիք ու խառնին տապահնակին վրայ. մերթ խառն և վահմ ձեռվ, ինչպէս Աստուծոյ փառաց զարմանալիք աես-

լեան մէջ առ Եղեկիէլ, և մերթ իրրեամէն բան որոշող և վարող, և Աստուծոյ իմաստուն և արդար վճեաներուն անարգել և մտաց արագութեամբ անգրեւ կատարող պաշտօնեաները, Եղեկ. Ա. և Ժ. 1. Բայրո այս նկարագրութեանց մէջ կատարեալն և թեաւոր քերովիքն է մարդարկերպարան, իւ աշքը և չորեքգիիեան, այսինքն մարդու, առիւծու, Եղան և արծուոյ գիլով, ամէն կողմ՝ դարձող տնիւներով, և արագ իրք փայլակն, երկիրս պերձադշոյն և հզօրացյան արտրածոց կը կերպարանոք, Եղեկ. Ա. Ժ. 1. ՅԱ. Յայտ. Դ. 1. Քերովիքը ընդհանրաց կը կենան նաև մօտ առ Աստուած, զրացեալք անդադար ի փառաւորել և ի պաշտել զնտ, և կը շարժին արագ բառ ակնարկելոյ, կամաց նորա, Սաղմ. Ժ. 10. Եղեկ. Ա. 26. Ժ. 20. Յայտ. Դ. 1. Քերովիքը տաճարին մէջ կը էին ուսունեալ, յօրինեալ յանկոյ սրբյ ծուլածյ, Ել. ԻԵ. 19, մերանձոք խնարհեալք Աստուծոյներկայութեան տեղոյն գրայ, Սաղմ. ՂԹ. 1, ուր կը խօսէր Աստուած իւր ժողովզեան հետ, թօս. Է. 89, ԿՇՆ. Դուներ քաւութեան արիւնը, Ղետ. Ժ. 14-16, և կ'երեւ իրք անոնց Փրկիչ, Սաղմ. Զ. 1.

Քրան կամ կտաւ, ծանօթ տաւնի, որ մեծ յաջողաւթեամբ և օգտիք գործածուած է ի տարազոգործութեան, ՅԵ. 6. Առակ. Լ. Ա. 13. Մովես կը յիշէ Եգիպտասի քթանը, Ել. Թ. 31, երկիր ի վազուց հետէ անհանի բերովք և տարազոգործութեամբ, “Եգիպտասի բէ հեզզու, որ քթանէ կը շինուէր՝ կը յիշուի իրք ազնուագոյն կը տաւ ի Սուրբ Գիրս, Առակ. Է. 16. Եղեկ. ԽԵ. 7. Հաւանական է ստկայն թէ բէ հենազով կը հատկացուի երբեմ նուրբ կտաւ բամ-

Ղետական քաղաք ապառատանի, Յեռ. Ժ. 13-15. Ժ. 13. Ալ. 41. 43. Դաս. Ա. 10. 20. Գերբոն էր մոյ-
րաքաղաք Դաւթի եօթը ասրին մինչ
կը թագաւորէր Յուզայի ցեղին մը-
այի, Բ. Թագ. Բ. 3. Ե. 5. Հան կանգ-
նեց Արիսազմ ապատամութեան
դրօշը, Բ. Թագ. Ժ. 9. 10. Ոսրո-
վամ ամրացցց զգիրոն, որ կը յիշ-
ուի նաև յետ գերութեան, բայց ոչ
ի նոր կասկարանի, Նեմ՛ ձլ. 25.
Զարդիս Քերբոն է քաղաք անպա-
րհոս իր 8,000 բնակչութ, որոց 600 ը-
միայն Հրեայ են, իսկ մատցեալներն
թուրք և Արաբացի Քերբոն է Խոր
Հսկաի մը մէջ, մերձակայ բլուրնե-
րուն մօտ, հին լեռնային մասին
Հրէտառանի, իրը քանի մզոն ի հա-
րաւոյ Երուսաղեմի, և 2,600 ոոք ի
վերյ քան զծով: Այժմոն անուն
է Ելեուլի, ոյսինքն բարեկամ, նոյն
ընդ անունն զր Մահմետականը
կու տան Արբահամոն, "բարեկամ
Աստուծոյ", և կը պնդեն թէ իրենց
ձեռքն է նահապետին գերեզմանիր որ
է "Մարգիլայի այրը", Փոքր մզկիթ
մը կայ գերեզմանին վրայ, 60 ոոք
բարձր որմնի պատաճ 150 ոոք լայն
և 200 ոոք երկայն շրջանակի մէջ,
ուր Քիրտոսնէր թշլ առևել չէ
մանել, բայց որմածը կը թուրք հին
ժամանակ շինուած, և հաւանական
է թէ անոր մէջ է գերեզմանատե-
ղին: Ուրիշ երկու հին մատցորդք ես
կան, ոյսինքն երկու քարաշէն աւա-
զանք, մեծագոյնն է 133 քառակու-
սի սոք, և 21 ոոք խօր: Առանք
դեռ կը գործածուին, և մին է
հաւանականատէս: "Քիրբոնի աւա-
զանքն, "որց վերայ կախել առևա-
Դաւթիթ զերուսթէ սպանազները,
Բ. Թագ. Դ. 42. քաջքին մէջ կան
իր մզկիթ և երկու ժողովրդանոց:
Փողոցները նեղ են, առւները քարա-
շէն, հարթ առանեզ որ սմէին փոքր
դմբէթներ: Հոս կը շինուին ապակե-
ղէն կանթեղք մեծ քանակութեամբ,
և գունաւոր մանեակիներ: Նաև մոր-
թէտ տիկեր, չամիչ և մասթ (ուժ+մուշ):
Երջակայ տեղիք քաղաքին շատ պրտ-
զարեր են: Ի Քերբոն են Պաղեստի-
նու ավնուագյն պյդեռանիք: Քա-
ղաքն անի առատ ձիթ առտաներ է

ուրիշ պազառու ծառաստան և ըն-
տիր արօտ: Տես Սար Սարպ, Մամբրէ: Քեղաքն, կը կարծուեր թէ է Ա-
սորուց Հայէու քաղաքին հին անու-
նը: Հայէու իրը հարիւր և ուժ մզն
է ի հիւսիոյ Դամակասի, և իրը
ութունն մզն՝ Միջերկական ծովէն: 1822 ին պյ քաղաքը կրեց սովորէ
երկուշարժ մը, որմէ գրեթէ հիմնա-
յասակ եղաւ: Հայէու այժմու բը-
նակիթը Տաղը կէսն են պյ առան-
ունն 8,000 բնակչութ: Բայց մօ-
տերս հովիս մը գանուեցաւ Անդի-
լիմանանու արեկելեան զատիվոյրին
վրայ, ի հիւսիոյ Պարատայի, և կը
կոչուի Քեղաքն յանուն մերձակայ
գիւղերէն մեյն: Այս տեղային խա-
զողը և անկէ շինուած դինին ազնու-
թեան կողմանէ նշանաւոր է: Այս
հիմնան է հաւանականատէս Քեղ-
րանն Եղեկիեր, Գլ. 48:

Քեղեկար-Ասուրիմ, ուշ դէ-ցա-
զնայ, տեղի մօտ ի Գարաւոն, պյու-
պէտ կոշւեցաւ մենամարատվթեան
նման աղեատի կռուայ մը պատճա-
ռաւ, նախ քան զպատերազմ զօրաց
Դաւթի և Յերուսթէի, Բ. Թագ. Բ. 16:

Քեղեկիս, բարեպաշտ քահանայա-
զետ Հրէկից Յօվսիայի թագաւորու-
թեան ժամանակ, Դ. Թագ. Ի. Բ. 4:

Այս էր նաև անուն հարց Երե-
միսի և Եղեկիմնյ, Դ. Թագ. Ժ. 18: Երեմ. Ա. 4:

Քեղերեր, քաղաք Գալիէկայի
ծովուն արեկմեան եղը, Թու. Լ. Դ.
11. Բ. Օր. Գ. 17. Յես. ԺԱ. 2. ԺԹ.
35. Գ. Թագ. Ժ. 20. Եր քաղաք
պարսպաւոր Նեփթազիմնյ: Յանուն
ոյս քաղաքին կոշւեցաւ նաև ծովը:
Յերսիմոն կը կարծէ թէ պյ քա-
ղաքին տեղը յետոյ շինուեցաւ Տե-
րերիս:

Քետացիք, սերունդք Քետայ,
Ծննդ. Ժ. 15, քանանայի ցեղ որ
կը բնակէր մօտ ի Քերբոն Արբահա-
մու ժամանակ, Ծննդ. Ժ. 20. Ի. Գ.:
Քետացիք նուանեցան Խորայելտցի-
ներին, Ալ. Գ. 8. Յես. Գ. 10, բայց
ընալինչ շնորհ: Ուրիս Քետայ էր,
Բ. Թագ. Ժ. 3: Սոլզմն Հարկառու-
թաւոյ ըրաւ գիւղեացին, Գ. Թագ.
Ժ. 20: Կը յիշուին նաև "թագա-

ւորք գետացւոց, ի հարաւակողման, Գ. Թագ. : Ժ. 29. Դ. Թագ. Է. 6. Քետացւոց ազգը կը լիշուի մինչև Հրեց գերութենէ դարձը, Եղբ. Թ. 1. Տես Քանանցիք:

Քետուրա, խոնչ, կին Արբահամու, յետ մահուան Սարայի, Ծննդ. ԽԵ. 1-6. Քետուրա կը կոչուի “Հարճ,” որոշելու համար անոր որդիիք, ինչպէս նաև զիսմոյիւ, իւահակէն որ էր որդի խստման, Ծննդ. ԽԵ. 6. Ա. Մնաց. Ա. 32. Գաղ. Դ. 22. 30. Քետուրայ որդիին էին համինիք այլկայլ Արաւացի ցեղերս :

Քերերիներ, 1. Փշշտացւոց մէկ մասն էր, զըր ամափ կը կարծեն ծագմամբ կրտսացի, Ա. Թագ. Լ. 11. Եղեկ. ԽԵ. 16. Սոփ. Բ. 5.

2. Կաւիթի թիկնապահներուն մէկ մասը, որ միշտ Փելիեթիներուն հետ կը յիշուի, Բ. Թագ. Ը. 18. ԺԵ. 18. Խ. 7. Ա. Մնաց. Ժ. 10.

Քերիք, առու կամ հեղեղատ փոքր որ կը թափէր Յօրդանան: Ա. Մ. Հեղեղատին մօտ գնաց նստաւ ժամանակաւ Եղիա, և հոն ագռաւք կը բրերէն անոր ի պաշար հաց և միս, Գ. Թագ. Ժ. 3-5. Ռոպինոն կը համարի թէ Փերիթ էր այժմուն վատիք Քէլդ, որ կը բգին ըլուրներէ յարեմտից Երիշովի, և այն քաղաքին մօտ հսուելով կը թափի Յօրդանան: Ա. Մ. Հեղեղատը կը ցամափի ամառը:

Քերովիք, կարդ երկնային ոգեւոց, կամ այլարանական նշան որ յաճախ էր յիշուի ի Հին Կոտակարանի և ի դիրս Յայտնութեան: Քերովիք այլեպի մոտօք կը ներկոյացուին մերթ իրրե կենդանի արարածք, Եղեկ. Ա. Մնաց. Դ., կամ իրրե պատկեր վարդայրներու վրայ, և կամ սովիէ և փայտէ, յօրինուած, Ել. Լ. 9. 35. Է. 7. Եղեկ. Խ. 25. մերթ իրրե միակերպարան, կամ երկկերպեան, կամ չորեկերպեան, Ել. Խ. 20. Եղեկ. Ժ. 14. Խ. 18. նաև երկթեեան, չորեկթեեան և վեցիթեեան, Գ. Թագ. Զ. 27. Եղեկ. Ա. 6. Յայտ. Դ. 8. մերթ պարզ ձեզ, ինչոքս ոռկեղեն քերովիք ուխտին տապահակին զըզ, մերթ խառն և զեեմ ձեզ, ինչպէս Աստուծոյ փառաց զարմանալի տես-

լեան մէջ առ Եղեկիւ, և մերթ իրրե ամէն բան որոշող և վարող, և Աստուծոյ իմաստաւուն և արդար վճիռներն անարգել և մտաց արագութեամբ անվիրեպ կատարող պաշտօնեաներ, Եղեկ. Ա. և Ժ. : Բոյոր այս նկարագրութեանց մէջ կատարեալն եւ թեաւոր քերովիքն է մարդուկերպարան, լի աչզք և չորեկդիտեան, այսինքն մարդու, առիւծու, եղան և արծուոյ գլխով, ամէն կողմ դարձող անհիներով, և արագ իրր վայսովն, երկրիս պերճադոյն և զօրդացոյն արտրածոց կերպարանօք, Եղեկ. Ա. Ժ. Խ. Յայտ. Դ. : Քերովիքը ընդհանրապէս կը կենան նաև մօտ առ Աստուծու, զրազեալք անդադար ի փառաւուորել և ի պաշտել զնա, և կը շարժին արագ բռա ակնարկելոյ կամաց նորա, Սաղմ. Ժ. 10. Եղեկ. Ա. 26. Ժ. 20. Յայտ. Դ. : Քերովիքը տաճարին մէջ կից էին ւասպերն, յօրինեալ յուկոյ սրբյ ծուլածոյ, Ել. Խ. 19, մեծարանից խոհարկեալիք Աստուծոյներկայութեան տեղոյն վրայ, Սաղմ. Ղ. թ. 1, ուր կը խօսէր Աստուծած իր ծողովուգեան հետ, Թագ. Է. 89, Կընդունէր քաւութեան արիւնը, Ղ. Կոտ. Ժ. 14-16, և կերեկ իրրե անոնց Փրկիչ, Սաղմ. Զ. 4 :

Քշտճ կամ կտու, ծանօթ տունկ, որ մեծ յաջողութեամբ և օգտիւ գործածուած է ի տարազագործութեան, Յես. Բ. 6. Ա. ակ. Լ. Ա. 43.

Մովսէս կը յիշէ Եգիպտոսի քթանը, Ել. թ. 31, երկիր ի վաղոց հետեւ անուանի բրովիք և տարազագործութեամբ: “Եգիպտոսի բեհեղով” որ քթանէ կը շինուէր՝ կը յիշուի իրրե աղոնուադոյն կը տաւ ի Սուրբ Գիրոս, Ա. ա. ակ. Է. 7. Հաւանկան է առկային թէ բեհեղով կը հասկցուի երրեմն նուրբ կտաւ բամ-

բակէ : Կտաւք որով պատաճ են Եղիպատական գիտակունքը (մուժիպյք)՝ չեն կրնար հաւատարիլ մեր այժմու հաւատակ կտաւներուն, բայց ազնիւ և բարտկաման կտաւք ևս տեսնուած են երբեմն . կտաւք մը իւրաքանչիւր քառակուոփ մատն ունէր 132 թել յառիջի, և 71 թել իթեղանի . ուրիշ մը առ իւրաքանչիւր մատ 270 կրկին թել յառիջի, և 110 թել իթեղանի :

Եսայի մարդարէ խօսելով Մեսիայի հեղութեան վրայ, կը գործածէ առակաւոր խօսք մը, զոր նաև Մատթեոս կ'առան քիթոսոսի վրայ, “Ձախիջախուած եղէքը պիտի չփշրէ, և պլազրած պատրզյը զիտի չմարէ.” Ես . Խթ. 3 . Մատթ. Ժթ. 20 . Եսայեայ հնագրին մէջ կրրայեցերէն բառն է քման, այսինքն դուշ որմէ կը չընուէր կանեներուն պատրզյը . Մեսիան պիտի չընկանէր կամ զատէր արդէն ջախճաբեալ եղէքը որ մատ էր բրդիլ իշխալ, և ոչ մորել պատրզյը որ արդէն նուազած էր և մերձ էր անցնել, այսինքն թէ պիտի չնեղէր իւր խոնարհ և զզացեալ աշուկերուներն, ոյլ պիտի գդուէր զնսուածնորդ անոնց դարձին սկիզբը:

Քիր . Սուրբ Գործ մէջ քիթ բառէն առանած փոխարեւեալ առացուածներ կան բարկութիւն կամ զայրայթ հանակելու, քանզի մարդ իւր բարկութիւնը կը յայտնէ ընդհանրապէս անգուստին, այսինքն քրթին ծակերը լայնելով, ուժգին շունչ առնլով, իսկ անառանք շշելով և վրնջելով, Բ. Թագ. Խթ. 9 . Յոր. 1. թ. 20 . Սաղմ. Ժթ. 8 . Քիթին գեղձէն կամ ձախկազմեան անգէն սոսի մասնակ կափէլ ոիրեկի զարդ էր արևելուն կանաց, Առակ. Ժթ. 22 . Եղեկ. Ժթ. 12 . Մահեակ կամ ող կ'անցունէին նաև անասնոց ցակէն զանոնիք վարելու և նուածելու համար, և մտերս նինուէի աւերակներէն հանուած պատկերներէն կը տեսնաւիք որ նաև Ասորեստանցիք պատերազմիք երեխներուն հետ նյժեպէս կը վարուէին, Դ. Թագ. Ժթ. 28 . Եղեկ . Խթ. 4 : Տես Նինուէ :

Քիրս, Կղջի Արքեպեղագոսոփ, ի մէջ Լեռոսի և Ասմոսի, Փաքուն

Ասից եղերաց մօ : Զարդիս կը կոչուի Երի, և է երեսուն մզն երկայն և տասն մզն լոյն : Պօզոս այս համարէն անցաւ, մինչ կը նաւարէկը գէղ ի հարաւ, Միաբլինէէ ի Սամոս, Գործ . ի. 15 :


Քիրսն, անուն կառոց զոր պաշտեցին իսրայելացիք յանապատին, Ամազուն . Ե. 26 . Գործ . ի. 43 : Այս կուռքն էր հաւանականապէս իրաւունուն, զոր կը պաշտեցին արեւելան ազգեր իրը չար ոգի զոր պար էր հաշու ընել զոհէւք : Տես Համեմփա :

Քիրամ, ովուուիւն . 1 . թագաւոր Տիւրոսի որ զրկեց գեսպան յոյզերն Դաւթի, երբ Դաւթիթ ելաւ թագաւորութեան գահը, և օգնեց անոր իւր պալաւը շինելու, Բ. Թագ. Խթ. 11 . Ա. Մնաց . Ժթ. 1 : Կը թաւի թէ Քիրամ էր արտաքին պատմութեան Արքալ :

2. Ա.Ա. թագաւոր Տիւրոսի, հաւանականապէս որդի առաջնոյն, Բ. Մնաց . Բ. 13 , և իրբ զնա բարեկամ Դաւթի : Այս Քիրամ ուրախակից եղաւ Սոզումնի, երբ յաջորդեց ստ հօրը, և մեծ օգնութիւն մատցյա տաճարը շինելու : Տուալ փայտ և քրո, նաև սոկի բազում, և առաջ փոխանակ տարաւ ցորեան, զիբի և ձէթ, հանգերձ քսան քայլոց ի Գալիկեա, Գ. Թագ. Ե. Բ. Մնաց . Բ. : Տես Քարոզ : Այս Քիրամ միաբանեցաւ Սոզումնի հետ տակարական գործեր ընելու յարկելու, Գ. Թագ. Ժթ. 26-28 . Ժ. 11-22 . Բ. Մնաց . Բ. 18 : Ցովսկաս կը պատմէ թէ Քիրամ և Սոզումն իրարու առաջնուածներ կը մեկնէին, և թէ Քիրամ նորոգեց և աղջուացցյց իւր քայլուքը և տէրութիւնը, և յետ թագաւորեկը երեսուն և չորս առքի յաջոզ և բարեկան, մեռաւ ի հասովի յիսուն և երկու ամաց :

3. Ճարտարապէս Տիւրացի, որպէս մայրին Հրեայ էր : Այս Քիրամոյ ինամով շինուեցան զարդ ք և կարասիք Սոզումնեան տաճարին, Գ. Թագ. Խթ. 13 . 14 . Ա. Մնաց . Բ. 13 , 14 :

Քնար, երրայեցերէն չմնոր, համարցին և հասորակ նուածարան աղեաց առ Հրեայս : Քնարն էր թեթէն և բառնալի, և կը գործածուէր թէ



ԽԱՅ ՆԱԽԵԱՅ

Նուիրական և թէ՛ աշխարհային ուրախովթեան օրեր։ Յօրաց համրեց քառարը, Մննդ. Դ. 21. ԱԱ. 27. Ա Մնաց. ԺԶ. 5. ԻԵ. 4-5 Սաղմ. ԶԱ. 2. Քաջ քանարահար էր Դաւթիթ, Ա Թագ. ԺԶ. 16, 23. ԺԸ. 10.

Հրեայք ունեին ուրիշ նուագարաններ ողեք, զիի և բամբառն նման, բայց անոնց ձեւին ճշգրիտ որոշել շատ դժուարին է։ Տես կրածլուորիւն։

Քորա, տեղի ի հիւսիսոյ Դամանկափ, ուր պյցելովթին ըրու Արքահամ, Մննդ. ԺԴ. 15. զարդիս անծանօթ։

Քորաք, որ կը բղիէ Միջադեսաց հիւսիսային մասին մէջ, և կը հոսէ նախ յարեկելեան հարաւ, առա ի հարաւ և յարեմտեան հարաւ, և կը թափի յԵփրատ։ Եղջեր կը հոչեին զա խարորա։ զարդիք կը կոչի խապուր։ Այս գետին պաղաքեր ե. զերը նարուգոգոնոսոր բնակեցաց Հրեայ գերութեան մէկ մասը, և հսու եղաւ Եղեկիելի փառաւոր տեսիլ, եղեկ. Ա. 3. Գ. 15. Ժ. 15. ԽԳ. 3.

Քոզոզագամօք, Թագաւոր Եղամյ ի Պարսու առ Արքահամու, Այս թագաւորն հարկառու ըրած էր Մեսեռն ծովան մօս քաղաքները, և երբ ասոնք ապոտամերեցան, Քոզոզագամօք եկաւ շորս գաշնակից թագաւորներով, և ասպատակեց բոլոր երկիրն ի հարաւոյ և յարեկելց Յորդանանս։ Ղուլ անոր գերիներուն մէջ էր, բայց Արքահամ աղասեց զլով։ իսկոյն կազմեց զօրք իւր ընդուժիններէն և դրացից ցեղերէն, պնդեցաւ թշնամույն ետքէն, յանկարծ հասաւ և յաղթեց անոնց,

Մննդ. ԺԴ. 1-21. Բազգատէ ընդ ձմ. առզման։

Քայր։ Ըստ ո՞նց Հրեայց, “քայր” բառին նշանակութիւնն այնպէս ընդարձակ էր ինչպէս “եղբօր”, կը նշանակէր ոչ միայն բան քայր համահայր և համամայր, այլև քայր համահայր միայն, և կամ որեկից էին աղգական մօսաւոր, Մննդ. ԺԲ. 13. Ցես Եղբայր։

Քոռ, Հրեայց մեծագոյն շափն արմբաւոց համար, հաւառառ 10 մարք, և կը պարունակէր, ըստ Յովեպոսի, երբ 310 քաշ, եղեկ. ԽԵ. 14.

Քառեցիք, նոխնի ցեղ որ կը ըրնակէր Ալեք լեռ, ուստի գանեցին զնոսս Եղոզելոյեցիք, Մննդ. ԺԴ. 6. Բ. Օր. Բ. 12, 22. կը կարծուր թէ Քառեցիք կը բնակէին ոյլյրէր կամ իսառոններ, Յորոյ մէջ յիշուած մարդոց պես, Յոր. Լ. 6, և կը բաժնուեին այլեայլ տոհմեր, Մննդ. ԽԶ. 20-30։

Քորազին, քազաք ի Գայիկեա, մօտ ի կափանայում և ի Բնիթոսյիդա, Գայիկեայի ծովուն հիւսիսային արեմտեան եղը։ Բառ Յերոնիմոսի Քորազին էր երկու մղոն հեռու կափանայումէ։ Գրիստոս կը յանդիմանէ ոյս քազաքն իւր անզեղջութեան համար։ Մտաթ. ԺԱ. 21. Ղուկ. Ժ. 13.

Քարեք։ Տես Արմա։

Քուզա։ Տես Յովեպանա։

Քում, կը կոչուի նաև Բերօրա, զոր տես։

Քուլ, 1. Երեց որդի Գամայ և Հոյոյ Ներովթայ, Սարայ, Եւիլոյ, Սարաթայ, Ենեգմայ և Աներեթոբայ, որոց շատերը բնակեցան, Երշանիկն Արքիրա, Մննդ. Ժ. 6-8։

2. Երկիրն ուր բնակեցան որդիք Քուշոյ, կը կոչուի նաև Եթովպիրա, թէուէտ ոչ միշտ։ Բայց Քուլ անուամբ կ'իմացաւին իւր երեք տարեր Երկիրներ։

Ա. Արեկելեան Քուլ, որ կը պարունակէր Պարսից Քուշատան, և Անական կոչուած գաւառներն։ Այս Քուլ էր մանաւանդ յարեկելս Տեգրիս գետոյ։ Այս մասին մէջ կը

կարծուի թէ եր գեհն, Մանդ. Բ.
13. Սոփ. Գ. 10. Տես Եղեմ:

Բ. Նաև Եբրայեցիք, ըստ կարծեաց
բազմաց, կը գործածէին Քուշ և
Քուշան բառերն, Ամբ. Գ. 7, ցու-
ցնելու համար Արաբից հարաւոյին
մասերն և կարմիր ծովուն եղեցքը.
Այս երկրն էր Ներքովիթ, որ եր-
թարզվ բնակեցաւ ի Միջագետու,
Մանդ. Ժ. 8. Նաև “Եթովզացի կի-
նը”, զգ Մովիչ առաւ կնութեան
Խորայեցաց պահեխտութեան ա-
տենն ահապատին մէջ, եկած եր
հաւանականապէս պատ Քուշէն, Ել.
Լ. 16-21. Թու. Ժթ. 1. Բ. Մանց.
ԽԱ. 16.

Գ. Բայց Քուշ կը նշանակէ մա-
նաւանդ Եթովզիս, որ է ի հարա-
ւոյ և յարեկելց հարաւոյ Եղեցու-
ով, Ես. Ժթ. 1. Ի. Յ-5. Երեմ. Ժթ.
23. Եղեկ. Իթ. 10. Դաս. ԺԱ. 43.

Քուսաբարեմ, թագւաւոր Մի-
ջագետաց, որ հարստահարեց զիո-
նայեցացիս ուժ տարի, յամէ ստոդ-
ման աշխարհի 2591 մինչև 2599,
բայց յաղթուեցաւ Գոթանիելէ,
յեղբօրորդւոյն Քաղերայ, Դաս. Գ.
8-10.

Քաւսի, Արքացի, բարեկամ
Դաւթի, Քուսի Սելով Արխազոմայ
ապատամբութիւնը և Դաւթի քա-
խուստն յԵրուսաղեմէ, գնաց կայ-
նեցաւ բարձր տեղ մը Երուսաղեմէ-
գուրս, պատառեալ Հանդերձիւք և
հող ի գլուխ. Դաւթիթ ըստ անոր
թէ, եթէ հետը երթար, բեռ պիտի
ըլլար անոր, բայց կրնար մեծ ծա-
ռայութեան մը ընել Դաւթի, եթէ
Զեար Արքազոմայ քով իրեն իոր-
հրդատու. Ուստի Քուսի գարձաւ
Երուսաղեմ, և ջրելով Արքասոփելի
իորհուրդը, և ժամանակ շահելով
Դաւթի համար և իմացնելով անոր
գործը պատգամաւորի ձեռքով,
պատճառ եղաւ Արքասոփելի անձ-
նասպանութեան և Արքազոմայ
պարտութեան, Բ. Թագ. ԺԵ. 32-37.
Ժ. 16-19. ԺԵ. .

Քուրք, պարի իոչոր կտաւէ, կը
նշանակէ նաև մազելէն կամ խորգ,
Ցայտ. Զ. 12. Մեծամեծ աղետից,
ապաշխարութեան, յուզման և տագ-
նապի ժամանակներ, Հրեայք և

ուրիշ ազգեր սովոր եին հագնել
քուրք, Մանդ. Լ. Ե. 34. Բ. Թագ. Գ.
31. Գ. Թագ. Ի. 32. Մատթ. ԺԱ. 21.
Մարգարէք յանախի կը հազնէին
քուրք, ընդհանրապէս իոչոր ասուի,
Մատթ. Գ. 4. Աստուած հրամա-
յեց Եսայեայ հանել քուրքն իւր
մարմնէն, և երթալ մերկ, Ես. Ի. 2:
Զաքարիա կ'ըսէ, ԺԳ. 4, թէ ուտ
մարգարէք այլևս պիտի շմարդարեա-
նան “մազոն վերարկուած”, ժողո-
վուրդը աներկու:

Ուրիխութեան կամ աւետաց
ժամանակ, քրծազգեացք կը հանէին
քուրք, և կը զգենուին իրենց սովո-
րական հանգերէր, Սոզմ. Լ. 11.

Քուրմեր, կուոց քահանաներ,
Սոփ. Ա. 4. Դ. Թագ. ԻԳ. 5. Ովս. Ժ.
5. Կը կարծուի թէ քուրմ թարգ-
մանուած Երրոյեցերէն բար որ Ե-
տեմուի, կ'ելլէ ոյթե նանակոն բա-
ռէ մը, և կը ցուցնէ թերես մնդ,
ոյսինքն կրտակի կամ արեգական
պաշտօնեայ:

Քրիստոպրասս, առաներորդն ի
պատաւական քարանց որ էին զարդք
հիման երկնային Երուսաղեմի, ինչ-
պէս անեաւ Յօվհաննէս աւետարտ-
նիչ, Քրիստոպրասսի դոյնն էր կա-
նանչ սոկենցն, ինչպէս կը ցաւցնէ
անոնք, Ցայտ. ԽԱ. 20.

Քրիստոնեայ, անոնւ առեալ
յամի Տն. 42 անոնց որ կը հաւատա-
յին Յիսուսի իրք Քրիստոսի, Գործ.
ԺԱ. 26. Կ'երեի թէ ոյս անոնը
տուին անոնց Անտիքացիք լոկ իրեւ
յորդորթամն, ոչ թէ առ ծազու,
վասն զի պիս անունն առելի պատշաճ
կու գար Քրիստոսի հաւատացելոց:
Հաւատացեալք կը կոչէին զիրար
“Եղայոյր,” “Հաւատարիմ,” “Սուրբ,”
“Հաւատացեալ,” իսկ չեթանուոց
կ'անուննէին զնոսա Նազովեկի և
Գուլիեացի, Նա միայն է սուսպիւ
Քրիստոնեայ, որ ի սրտէ կ'ընդունի
զՔրիստոս իրրեւ իւր վորդապետ,
առաջնորդ. և տէր, իւր բարձրա-
գոյն կենաց, զօրութեան և ուրա-
խութեան աղքեւը, իւր միմոցն
Փրկիչն ի մեջց և ի ժոխուց, իւր
Արքիչը և Աստուածը: Անոնք որ
ուզզութեամբ կը կրնէ Քրիստոսի ա-
նունը, և մասնակից են անոր ընու-

թեան, ի վախճանի պիտի ըլլան մի-
անգամայն անոր փառացն հաղորդ:
Քրիստոս, օծեաւ, բառ յունարէն,
որ կը պատասխանէ Երրոյեցերէն
Միւսի անուան, և տրուած է մաս-
նաւորապէս մը օրհնեալ Տեառն և
Փրկչին: Տես Մեսիա և Յիսուս:

Նախի Երրոյեցիք, որքելով մար-
դորէներէն, անէին յոտակ գաղա-
փար Քրիստոսի վրայ, բայց այս գա-
ղափարը տակաւ խանդարեցաւ, այն-
պէս որ երբ Յիսուս երեցաւ ի Հրե-
աստանի, Հրեայք ունեին միալ
գաղափար զՄեսիայէն, կը ոպա-
սչիար աշխարհային թագաւորի և
աշխարհականի, որ զիտի վերցունէր
Հառմայեցը լուսու և նուանձէր բո-
լոր աշխարհ: Ուստի և գայթիակղե-
ցան Փրկչին արտաքին երեխթէն,
խոնարհութենէն և առերկայթ տկա-
րութենէն: Այժմու Հրեայք ևս ա-
ռելի խարուելով, ունին Մեսիայի
վրայ այնպիսի գաղափարներ որ բո-
լորպին անծանօթ էին առ նախին
Հրեայ:

Հին մարգարէք ըստած էին թէ
Մեսիան պիտի ըլլար Աստուած և
մարդ, բարձրացեալ և խոնարհ,
տէր և ծառայ, քահանայ և զոհ,
իշխան և հպատակ, մատնեալ ի
մահ, բայց յազթող ի վերայ մա-
հու, մեծատուն և աղքատ, թա-
գաւոր աշխարհակալ և փառաւոր-
եալ, միանգամայն այր ցաւոց, նշա-
ւակ տկարութեանց, անծանօթ,
յանկածութեան և ի խոնարհու-
թեան: Բոլոր այս հակառակի իբր
զիտի տեսնուեին յանձին Մեսիայի,
ինչպէս եղան իսկ յանձին Յիսուսի:

Յիշուած չէ թէ Քրիստոս օծուե-
ցաւ երրէք հրապարակաւ պաշտօ-
նական անձէ մը: Օծումը զորմէ կը
խօսին մարդարէք և առաքեալք է
հոգեռու և ներքին օծում չնորհաց և
Հոգեւոյն Արրյու, որց նշան և օրինակ
միայն եր նիւթական օծումը զոր
կ'ընդունէին ի հնումն թագաւորք,
քահանայք և մարդարէք:

Քրիստոս անունը Փրկչին պաշտօնին
տիտղոսն է, և չէ պարտ նկատուել
երրէ յակ անուն, որոշելու համար
մը Տէրն Յիսուս կոչուած ուրիշ
անձերէ: Աթէ այս կէտան անտես

ընենք, Սուրբ Գրոց շատ համարնե-
րուն զօրութիւնը մեծապէս կը ակա-
րանայ: Այսպիսի համարներուն ճշշ-
մարիս իմաստոր կը սոտնակը, դնե-
լով փոխանակ Քրիստոսին, “Օծեաւ”
առունը, իսկ ի խօսելի առ Հրեայս:
“Մեսիան” անունը: Այսպէս առ-
Մատթէի, թ. 4, Հերոգդէս կը հար-
ցունէր քահանապից և դպրաց, “ո՞ր
պիտի ծնանէր Քրիստոս”, այսինքն
Հին կտակարանին Մեսիայն: Պետ-
րոս կը դաւանի, “դու ես Մեսիայն”,
Մատթէ. Ժ. 16: Նշողէս ըրին
գեք, Ղուկ. Դ. 41: Վերջին ժա-
մանակներ Յիսուս անունը սկսաւ
չգործածուիլ, և Քրիստոս անունն
իրեւ յատուկ անուն սկսաւ գոր-
ծածուիլ փոխանակ Յիսուսի:

Եթի կը նկատենք զՔրիստոս ըստ
պաշտօնին իրեւ Աստուած և մարդ,
իր մեր Մարդարէն, Քահանայն և
Թագաւորը, կը նկատենք անորխոնար-
հութիւնը և փառքը, կը նկատենք
նաև թէ ինչպէս Աստուած է ի նմա-
և ընդ նմա, թէ ինչպէս ըոր ասո-
ւածային յատկութիւնը տեսնուե-
ցան և ըորը ճշմարտութիւնը Աստու-
ծոյ ճշմարտեցան ի նմա, վերջապէս
երբ կը նկատենք թէ Քրիստոսէ կախ-
եալ էին Աստուծոյ խորհուրդները,
ուխտերը, խոսութեներն և հրաման-
ները, ինչպէս նաև առանձին շնորհք,
պարտը և ծառայութիւնը սրբոց
յատիքը և ի հանգերձելումն, երեր-
ութեամբ կը զգակը և կ'ըսնէք թէ
նա է սինայ յամենայի, Կող. Դ.
11:

Քրիստոսներ, սուտ: Մեր Փրը-
կիչը գուշտկեց թէ շատ կարծեցեալ
Քրիստոսներ կամ Մեսիաներ պիտի
գային, Մատթէ. Խ. 24, և անոր
մարդարէութիւնը կատարեցան ճշշ-
դիւ: Ա. Ա. սուտ Քրիստոսներէն մին
եղան կողիքա Քրիստոսէ իրը Արքիւր
տարի եղաքը, և եղան պատճառ կո-
րստեան առելիք քան կէս միլիոն
Հրեաց: Յիշոյ ուրիշներ ևս եղան
մինչեւ մեր ժամանակը:

Քրքամ, փոքրիկ ծաղիկ կապու-
տակ, որոյ գեղին և գերձանի նման
թելքը որ ծաղկին մէջ են կը հո-
տին շատ անցյալ Այսպէս է նաև
Հնդիկ քքումը, երդ. Դ. 14: Ա-

բեկլք կը գործածուի քըրտում իրբեն յարդի նիթ անուշահսա, նաև իրեն համեմ և գեղ:



Քօղ, ծածկոյթ երեսաց, կարևուտովոյն մասն հանգերձի արեկելեան կանանց որ չեն երեսը արանց բայց մայն իրենց տմունողն և շատ մաս ազգականաց: Երբ Եղիպատացի կին մը յանկարծ կը հանդիպի այս մարդու մը հոլանի, այսինքն անքոզ, իսկ և իսկ կը ծածկէ երեսը քոզգ, և այնպիսի գոշմամբ որպէս թէ մեծ գժերախառնթեան մը պատահած է: Կնոջ մը քոզը բանալ կամ վերցնել անարգել և անպատճի բնել է զնեա, Մննդ. իթ. ՅՅ. Երդ. Ե. 7. Ա. Կորնթ. ԺԱ. 5, 10. Բայց քոզ կը ելու ովուրութեանն ընդհանուր չէր ամէն ժամանակ: Սարս, կին Արքահամու, և Արերեկայ և ընկերները չերկիր թէ քոզ ունեին, երբ ջրհարը եկան, Մննդ. ԺԲ. 14, 15. Առակ. Է. 13. Տես Արքմելիք:

Քօղ այլևայլ տեսակ էին: Այն քողերը զրոյ կը կրեն հիմա Ալորուց և Եղիպատոսի կանայք՝ կրնան երեք կարդ բաժնութիլ, սմանք են մեծ և երբեմն թանձր, այլք փոքր և թեթև կամ բարտկ նիթէ: Առանին քոզն է նուրբ շղարշէ, կցեալ գիխոյ ծածկոցին, և կիյայ եաեն ի վար, երբեմն մինչև ռառութերը Նայեփիսի քոզ մը կը կցուի ճակատը, նոյնու կցեալ գրոյ շածկութին, երբ կինը տունեն դուրս պիտի ելլէ Այս քոզ կը գոցէ երեսին մեծ մասը և կը

կախուի վար: Կայ նաև տեսակ մը քոզ զոյ կը կրեն կանայք փաղցը: Այս քոզն է լոյն վերարկու, ու մեապուէ, կտոււէ կամ ուրիշ խոշոր նիթէ, այնպէս լոյն որ կը պատէ բոլը մարմինը և համդերձը, մէկ աչքը միայն թողլով բաց, Երդ. Դ. 9: Հաւ կանայք այս քոզը միայն կը գործածեն: Առաջին կորնթացոց ԺԱ. Գլիկոյն 10 համարին յանաբեն էինանիւն բառը կը թուր նշանակուի քոզը կամ շուք, այսինքն ծածկոյթ գիխոյ, իրեն նշան կիոյ մը ամուսնոյն օրինաւոր իշխանութեան և կիոյ հնազանդութեան: Այս քոզը կամ շուքը կը կրէին Գրիստոնեայ կանայք ի ժողովս ազգից և պաշտէ հրեշտակներուն համար, ու այսինքն բուն իսկ հրեշտակաց որ ներկայ կը համարուէին այն ժողովներուն մէջ, և կամ եկեղեցայ պաշտանէից համոր, որ զունենալով առորութիւն տեսնել կին հորանի կամ գոզեկալ, կրնային շփոթել բրենց պաշտօնին կատարման մէջ:

Օ

Օգաստոս, Գետոյ, իտղազութեամբ ընդունուած առաջին կոյսր Համայն. սկսած թագւարուել նախքան զբ. 19 ին: Օգաստոս հաստատեց աշխարհագրը, Ղուկ. Բ. 1, յորմէ ստիպուեցան Յովակի և Մարիամ երթաւլ ի բնեթէնէմ, տեղին ուր պիտի ծնաներ Մեսիայն: Օգաստոս մեաւաւ յամի Տն. 11.

Օժիա: Արեկելեան երկիրներու մէջ փեռոյէն կը պահանջւեէր հատուցանել խօսեալ ազջիան հօր այս ինչ պայմանեալ բաժին արծաթշ կամ ուրիշ մծագին իրաց, ըստ աստիճանի և պատույ գերդաստանին որմէ էր ազջիկը. այս էր օժիա, կամ հայերէն բուն բառով՝ վարձունք: Յակուպ գնեց զիւր կանայս ծառաւ, ութեամբ զոր մատոյց առ հոյր ն ցա, Մննդ. իթ. 1X-27. Լ. Դ. 12. Ել. իթ. 16, 17. Ա թագ. ԺԱ. 25. Ուս. Գ. 2.

Օծել էր ընդհանուր սպիրութիւն ու Հրեայս և առ արեկելեան ազգու, և թողու զոյն էր նզան արամա-

թեան և սգչ, Ես. ԿԱ. 3: Հրեայք
կ'օծանէին մազմբը, գլուխը և զմ-
րու, Սաղմ. ՃԴ. 15. ՃՂ. 2. Տօ-



ներու և ուրախութեան օրեր կ'օծէին
իրենց բոլոր մարմինը, բայց երեմն
միայն գլուխը կամ սառւըները,
Սաղմ. ԻԳ. 5. Մատթ. Զ. 17. ՑԱԳ.
ՃԲ. 3: Օծանել էր սովորական նշան
մեծարանաց առ հիւրս, Ղ. ԱԿ. Ե.
38, հի. Խւզով օծանել մարմինը կը
կարծուէր նաև առազջարար, ուստի
օծումը կը գործածուի ցարդ իրեն
գեղ, Մարկ. Զ. 13. ՑԱԿ. Ե. 11,
բայց հրաշալի բժշկութիւնը զորս կը
կատարէին առաքեալք օծմանը, բա-
ւական չեն հաստատելու իրեն ա-
ռաքելաւանդ խորհուրդ "վերջին օ-
ծումն", կոչուած արարագութիւնը
զոր կը կատարէ Հռոմէսկան եկեղե-
ցին մահացու հիւրանդաց վրայ: Նաև
մեռելոց մարմինը կ'օծուէին խւզով,
պահէկու համար զանոնիք արագ փր-
սութենէ, Մարկ. ԺԻ. 8. ԺԾ. 1.
Ղ. ԱԿ. ԵԳ. 56: Հրեայք կ'օծանէին
զիթ ագաւուրու և զքահանայակետս
անոնց պաշտօնին սկիզբը: Ել. ԻԹ.
7. 29. Ղ. ԱԿ. Գ. 3. Դատ. Թ. 8.
Ա. Թագ. ԺԻ. 16. Գ. Թագ. ԺԾ. 15.
16, ինչպէս նաև խորանին և ատճա-
րին նուիրական անօթենը, Ել. Լ. 26:
Նուիրական անձանց և կարասեաց
օծումը կը նշանակէր թէ առոնք զա-
տուցեալ և նուիրեալ էին ի սպաս
Առաւելոյ, և այս նպատակին հա-
մար պատրաստուած պատուական և

անուշահօս օծանելին արգելեալ էր
գործածել ուրիշ բաներու, ԵԼ. Լ.
23-33. Եղեկ. ԻԳ. 41:

Զիթով կամ ուրիշ անուշահօս
իւղերով օծելու սովորութիւնը կար
նաև առ Յշյեն և առ Հռովմայեցիոն.
կ'օծանէին մանաւանդ հիւրք հրա-
սկրեալք ի խնջոյ և յայլ ուրախու-
թիւնս:

Օծուրիմ, Ա. ՑՈՎ. Բ. 20, 27,
մասնաւոր կերպով հազորդել Հոգ-
ւոյ Արքոյ ագեկցութիւնն ի գրիս-
տոս հաւատացելոց, առաջնորդելու
համար զնոսս առ ամենայն ճշմր-
տութիւն և սրբութիւն:



Օձ: Այս զեւունն, անմաքուր
առ Հրեայս, Ղ. ԱԿ. ԺԱ. 10. 41,
ընդհանուր տարծուած է աշխար-
հիս գրայ, բայց թուով բազում և
թունաւոր է պյկցեալ գուշոյն ասկի:
Օձի բոլոր ծառեթ աեսակներուն վե-
ցեցրոդը միայն կը կարծուի թունա-
ւոր: Առոնք ունին երկու փոր ժանիք
ի վերին ծառեկիս, և քան զմեագոյն
մասն օծից ծանր և գանդաղ էն:
Թունաւոր օձիք յաճաի են յԵզիկով-
առու և յԱրքարիս, և եօթն տարրեր
տեսակք կը միշուին ի Սուրբ Գիորք,
յարց ունակ նոյն կը համորուին ոյն
տեսակներուն հետ որ կան զարդիս:
Տես Քաքք, իծ:

Թուոց իլլ. Ես. ԺԴ. 29. Լ. 6,
յիշուած օձ, յարց սատակիցան
խարայելոցիք յանապատին, ի հիւ-
սիսոյ Աքապոյի ծոցին, հաւանա-
կանապէս կը կոչուէին "կիզող", և
"թեաւոր", զնոս զի մահացու տապ
յաւած կը բիրեկն իրենց թունով,
և իրենց իրեր զնեալ սրաթե շարժ-

մամբ։ Հերոդոսոս արդարե կը յիշէ թեւառոր օծ որ սրբէս թէ ամէն դարսուն կ'երևէին Եղիպտոսու սահմանափից Արարիոյ մէջ, բայց ինք շտեսաւ զանանք, և ոչ զարդիս տեսած է ոք այնպիսի ինչ։ Պղնձէ օծը զոր շինեց և կտնանեց Մովսէս ճողի վրայ, ինքնին չունէր բռաժիչ զօրութիւն, ոյլ էր իրեւ վկայ ապաշխարսութեան և հաւատոյ ժողովրդեան։ իմաստութեան Գրոց Տեղինակը կ'ըսէ իսրայելացոց համար։ “Ի իրաւա առ սակա մի խռովեցան, զի նշանակ փրկութեան ունիցին, առ ի միշելյ զգաւոտուիրանս օրինաց քոց։ Զի՞ որ դառնային, ոչ վասն այսր զոր տեսանէրն ապրէր, ոյլ վասն քո որ ամենեցուն զրիշշէ եւ։” Նոյն իսկ Փրկիչն մեր կ'ըսէ թէ պղնձի օճն օրինակ էր Քրիստոսի, Յովհ։ Գ. 14., 15. Քրիստոսուն նայիլ Հաւաապվ փրկութիւն է օրհաւական թունով մեղոց զարակեալ Նոդւյին։ Պղնձի օճն վրայ տես Նենսարան։ Եղիկիս ջնջեց այս օծը որ իրեւ նուիրական նշխար կը զաշտուէր։ Հասվմ, ընդհակառակն, կը շնէ սուտ նշխարներ, այսինքն զմառունակամ զոսկերս սրբոց, և կը պաշտէ զանոնք։ Տես թօվիլ։

Մեկնիշ շաս յոդեցան հասկնալթէ սրպիսի արարած էր օծը որ իսրայեց զիւս։ Ոմնոնք կը կարծեն թէ օծք ի սկզբան ունէին ոսք և լեզու։ բայց ամենէին հաւանական չէ թէ օծը իրրէք եղաւ այլազգ քան զոր էն հիմ։ Օճն խորամնոց և նենդաւոր շարսութիւնը շատ անգամ կ'ակնարկուի ի Սուրբ Գիրս, Ծննդ. Գ. 1. Մատթ. Ժ. 16 Կի. 33. Զիք տարակյա սակայն, թէ օծիւ հասկրնալը ենք դէք, որ օծը գործածեց իրրէ միջոց հարեւ առաջին կիր, Մինդ. Գ. 13. Բ. Կորնթ. ԺԱ. 3. Յայու. ԺԲ. 9.

Օնառ թարգմանուած Երրայեցերէն բառը պ-ըն կը նշանակէ Խորիւ։ Մազ. Գ. 2. Երեմեայ Բ. 21 համարին մէջ տարրերէ է բորտիկ զոր տես։ Յայունի է թէ նախնիք պյլւայլ տուուն։ կեր և անսոց միքիրը կը գործածէին կտաւ, և ուրիշ նիւթեր մաքրելու։ Մավելզերեայ անկոց մնիրը կը պա-

րաւնակէ սոտոյի կրած, իսկ կաղամինիոյ և ուրիշ ցամաքային տնկոց մնիրը բոդասի կրած։ Այս նիւթերը միանալով ձիթոյ և ուրիշ պարարտ մարմնոց հետ կը շինէին օճառը, բայց չէ յայտ թէ Հըեայք ինչ կերպով կը գործածէին զանոնք։

Օնեկա, վերջին գիր յունական ալփարեսին Տես Ա. գիրը։ Օմէք, չափ առ Հըեայս, տասներորդ մասն արդուուին։

Օլինբր, ՈՂԲ. Գ. 15, շատ գառան և անախորդ առւնկ, նշանակ ամէն զզուելի և ապականիչ իրաց, Բ. Օր. Խթ. 18. Երեմ. Ժ. 15. Մալութեան պատուղները գառան են “օշինդրի պէս”, Առակ. Ե. 3, և անիրաւութիւն և հարստահարութիւն են իր զօշինդրը և զեղի, Ամնզ. Ե. 7. Զ. 12. Քաղցկէարէն թարգմանութիւնը կ'անունէ “օշինդր մահուն”, Ցայտնութեան Բ. 10, 11 համարներուն մէջ Օշինդր կոչութեած առաջը կը թուի նշանակել նզօք իշխան, կամ օգլին զօրսութիւնը, գործիք, որ հիմարով շարերուն մեծ բազմութեան վրայ դառն պատուհաս պիտի բերէ։ Բաղդատէ Դան. Ժ. 20, 21. Ես. Ժ. 7.

Օտարական։ Տես Պանդուխտ։

Օր Օրը Երկը տեսակ է, բնական, քաղցրական և արուեստական։ Բնաւուն օրը Երկրեւ անգամ մը թաւալսւմն է իւր անցից վրայ ։ Քաղցուին օրն այն է, զըրոյ սկիզբը և վերջը կը հաշուեն մարդիկ ըստ կամաց կամ ըստ հաճոյից ։ Երրայեցիք կը հաշուեին իրենց օրն երեկոյէ Երեկոյ, Բարեկացիք յելից արեգական մինչեւ ի մեւ ելու որոր ։ Պարդի Եւրոպացիք կը հաշուեն օրը կ'է ամիւր, պարին արեգական հօրիզոննէն վեր գըտնաւած ժամանակին միջոցը որպ Երկայնութիւնը կը տարրերի ըստ տարբերութեան եղանակաց տարւոյ։ Հասարակածին խոսորինակութեան պատճառաւու։ Արբազան մատենագիրը ընդհանրապէս Երկխոտասան ժամը կը բարձրաց արին տարին ի բռու, իսկ Երկուասաններորդ ժամն է վերջն ժամն յաւալ քան զմնաւն ա-

բնու : Բայց տունջեան ժամերն աւելի երկայն էին ամսուր քան ձմեռը, մինչ գիշերաւան ժամերն աւելի կարճ էին : Տես ժամ և իրեւ :

Օր բառը կ'առնուի նաև յանախ փոխահակ անորոշ ինչ ժամանակի, փոխահակ ժամանակի դաշտեան թիստոսի մարմնով, և երկրորդ դաշտեան նորա ի դատաստան, իս. թ. 12. Եզեկ ժ. 5. Յովհ. ժ.Ա. 24. Ա. Թես . Ե. 2. Մարդարեական “օր” բառով ընդհանրապէս պէտք է հասկնալ տարին, և մարդարեական “տարի”, կամ “ժամանակ”, բառով՝ Յօն օր, իւլիկ. Դ. 6. Բաղդատէ Դանիելի կ. 25 համարին երեք ու կես տարին, Յայտնութեան ժ.Ա. 2. 3 համարներուն բառառուն և երկու ամսոց և հազար երկու հարիւր վաթռուն աւուրց հետ :

Օրեր և Զեր, ո՞րոս և Էոյւ, երկու Մարդանացի իշխանը, որ բանուեցան Գեգենի յաղթութեանէն ետքը, և սպանուեցան իրենց ժամանական տեղերը, որ յետոյ կոչուեցան, ի յիշատակ նոցա, “Օրերի վեմ”, և “Հնձան Զերի”, Դատ. Ե. 25. Անոնց պատիմք կը ցուցնէ թէ Աստուծոյ բոլոր թշնամիք այնպէս պիտի պատժուին, Սաղմ. ԶԳ 11. Ես. ժ. 26 :

Օրեար, ի Ասոր Գիրս կը նշանակէ երբեմն Աստուծոյ բոլոր խօսքը, Սաղմ. ժ.Բ. 7-11. Ճ.Ճ. Ես թ. 20. Երբեմն Հին կտակարանը, Յովհ. ժ. 31. Ժի. 25, երբեմն ևս Մովսիսի Հնդամատեանը որ Հրեւից գերեբուն երեք բաժանմանց առաջնը կը կազմէ, Ղուկ. Խ. 44. Գործ. ժ.Գ. 15. Հնդամատեանն էր հաւանականապէս “օրէնքը”, որմէ օրինակ մը երեն համար զրել առաջ և որդիլ պարտէր ամէն թագաւոր, և զոր հարկ էր ծանօթացնել երիտասարդաց և ծերոց, հրապարական և առանձինն, թ. Օր. Զ. 7. Ժ. 18, 19. Ա.Ա. 9-19, 26 Աւրիշ տեղեր օրէնքը բառով կը հասկցուի Մավոհական օրէնքը կամ տիտեսութիւնը, որոշելու համար Աւետարանին անտեսութենէն, Յովհ. Ա. 17. Գործ. Խ. 8 իրը օրէնք բառը Մովսիսական օրինաց համար ըսուած է, ինամով

միտ դնելու է խօսքին կապակցութեան որոշելու համար թէ այն օրինաց բազմաբարին թէ ծիստան կամ բարյուսական մասը կը հառկցուի : Միասկան օրինաց, որ կրօնական պաշտաման, զիհեռու, քահանայից, մաքրութեանց, և ոյլ սոցին նմանեաց վրոյ է, նպատակն էր զշըեայս պահել ուրոյն հնիթանոս ազգերէ, և լինել իրեն սուռեր կամ օրինակ աւետարանին անտեսութեան : Միասկան օրէնքը ջնջուեցաւ յետ համարձամուն Քրիստոնի, Գաղ. Գ. 24. Եփես. թ. 15. Երբ. թ. Ժ. 1-22. Քուշտոյն օրէնքն էր, Գործ. Խ. Գ. 3. Խ. 6. Կառավարելու համար զշըեայս իրեւ ազգ, և կը պարունակէր նաև տասն պատուէրները : Բայրը քաղաքային օրէնքը մեծ իմաստութեամբ յարմարեալ էր Հրեւից վիճակին, և մեծ օգնութիւն ըրաւ յաջորդ օրէնողրութեանց վայ Այս օրինաց բարեկաշտ, մարդառէր և արդար ոգին արժանի է լինել օրինակ ամէն մարդկային օրէնդրութեան : Բայրոյան օրէնքն, թ. Օր. Ե. 22. Մատթ. Ե. 17; 18. Ղուկ. ժ. 26, 27, աւելի կարեռ և քան միւս երը, իրեք վերաբերեալ մարդուս փրկութեան : Այս օրէնքը գրուած է Արարչէն ի սրտի մարդոյ, և մեղքը չիցուց իսպառ ջնջել զայն, Հունվմ. Ա. 19. թ. 12-15. Աւելի մանր ցուցուեցաւ բարյուսական օրէնքն առ Հրեւոյս մանաւանդ ի Ավենա, ի Տանաբարանէին, և Քրիստոս բովանդակեց զայն ի սիրեցին զԱստուած ի վեր քան զամենայն, և զենկերն իրեք զայնն, Մատթ. Ի. 37-40. Այս օրէնքը բգիսում էր սիրոյն Աստուծոյ առ մարդ Հունվմ. Ե. 10, 12. Կը զահանջէ կատարեալ Հնազանդութիւն, Գաղ. Գ. 10 Յակ. Ի. 10, և կատարել զայն ամէն մարդու պարտըն է միշտ և ամենայն ուրեմք : Քրիստոս հատուեց և պատուիրեց զայն, Մատթ. Ե. 17-20, ցուցուց թէ այն օրէնքը կը պահանջէ սուրբ սիրտ, շատ անգամ սորվեցուց զայն, նոր նոր պատճառներ ցուցուց Հնազանդելու անոր, զան զի այն օրէնքն է որ յըստակ և պայծառ կը յայտնէ Երկիրն ու գծոպիքը, և կը հրաւերէ Հոգւոյն

Արբայ շնորհաց պայմենաթիւնը : Սուրբ Գրոց քառեր մը համարներէն ունակը զեղած են թէ նաև այս օրէնքը կատարել պարագ չէ Քրիստոնէից , թէ Քրիստոնեայք չեն “օրինաց ներքեւ , ոյլ շնորհաց” , Հառիմ . Գ. 14. 15. Ե. 4. 6. Գաու . Գ. 13. 25. Ե. 18. Այս համարները ծերելով կամ թիւրելով , այսինքն յանձնապատճեննեամբ յոււալով շնորհաց առատութեան , կը գլորին մարդիկ ի մեղս և կը կարուին : Բայց եթէ ուղղոց հանգստին այս համարները , բայց ովքին համաձայն են բանից Փրկչին , Մատթ . Ե. 17 : Օրէնքը շշիւեր պիտի մարդուն որ է ի Քրիստոս , բայց և այնպէս կու գայ իրեւ յաստուածուու կարգեալ վարդապետ առաւածային կամաց , ընդ որ կը բերերի անձը որ ի Քրիստոս է , Սաղմ. Ճիթ . 97. Մատթ . Ե. 18. ՓԱ. 30 :

“Օրէնքը բառը կը նշանակէ երբեմն ներըսուած վարող և իշխող զաւութիւն : ” Օրէնքը ի միաս , և “օրէնք յանձնամ , ” կը նշանակին , առաջինը՝ նորոգեալ հոգւղին սուրբ թեւագութիւնները , և երկրորդը՝ բնական սրախին թիւր միասները , Հառիմ . Ե. 21-23 : Բարդաւաէ նաև Հառիմ . Ե. 2. Թ. 31 . Յակ . Ա. 25 . Բ. 12 :

Օրինակ , յաւաբեն նորոգին բառն է թիւ , և կը նշանակէ նմանաթիւն , Հառիմ . Ե. 15 , նմաններու օրինակ , Փիլ . Գ. 17 , եղանակ , Գործ . Ի. 25 : Նոյն յունարէն բառը թարգմանուած է նաև “գաղափար , ” Հառիմ . Գ. 17 : Մովսէս պիտի շինէր խորանն ըստ օրինակին կամ գաղափարին զըր տեսած էր լեռը , Գործ . Ե. 4 : Բայց տիպ կամ օրինակ բարը գործածուած է մամնաւանդ , բառ մայ , Սուրբ Գրոց , ցոյ ցնելու մարդարէական ոյլաբանութիւնն կամ նշանակ , “գալու լորիքներուն շուքը , ” Երբ . Փ. 1 , “բայց բուն մարմինը լրիստոսինն է , ” կող . Բ. 17 : Հին անտեսութեան էտկան հանգամանքն այս է որ այն անահետութիւնն օրինակ էր նորոյն , զորօրինակ . զտակական գառան և հին օրինաց բոյսը զահերն օրինակ էին ծամարիտ կառ ին Աստուածոյ , և կը նշանակին Քրիստոսի մեծ քաւութիւնը , ցուցնելով

թէ յանցաւորն արժանի էր մահու , և կը քատուեր միաց ընդունելի զոհին մը արեամբ : Հին օրինաց օրինակները կը ցուցնէին նաև թէ բաւնը կամ ճշմարիտը պիտի գար :

Հին կատակարտանին օրինակներն են անձնուք , պաշտօնեայք , իրը , գէպք , արարողութիւնը և տեղիք : Այսպէս Ադամ և Մելքոնեցեկ , մարգարէական և քահանայական պաշտօնները , մահանան և պղնձէն օձը , ջուր ըլլիխող վէմը և Յօրդենանէն անցքը , զատիկը և Քաւութեան օրը , Քանան և ապասամանի քաղաքներն , են օրինակք Քրիստոսի ի Սուրբ Գիրք :

Թէպէտ նշանաւոր է նմանութիւնը զըր ունին Հին կտակարտանին դէպք կամ իրը Նոր կտակարտանիններուն չետ , բայց և այնպէս այն օրինակները բուն նմանութիւն չեն , ոյլ Աստուածմէտ ասհմանեալ են օրինակ ըլլալու , և են մահանանգ մարգարէական այլաբանութիւնք : Ուստի մեծ ինաւոնց զտեկն պէտք է օրինակիր բուն նմանութիւննետ :

Օրինական , այն որ առած էր զինք ուսանելու և մեկնելու Հրեց օրէնքը , մահանանգ աւանդական կամ բերանացի օրէնքը : Օրինականք ընդհանրապէս Փարիսեցի էին , և Տէրն մեր կը յանդիմանէ զնոսութէ առած էին դիտութեան փոկանցը ժողովրդէն : Էին կոյքը կուրաց առաջնորդք , Մատթ . Ի. 35 . Ղուկ . Փ. 25 . ՓԱ. 52 : Տես Դավիր :

Օրինութիւն , Աստուածմէ և ի մարդկանէ միանգամոյն : Երբ Աստուած կ'օրինէ , կ'ընէ նաև իւր օրհնութիւնն ազգու : Աստուածոյ օրհնութիւնները կամ՝ ժամանակաւոր են և կամ հոգեւոր , նիւթեական կամ մտաւոր . բայց միշտ և յամենպին օգտակար և լորեար , Թու . Զ. 23-27 : Օրհնութիւնը զօր մարդ մը կու տոյ ուրիշ մարգու , եթէ օրհնողը մարդարէ չէ , ինչպէտ ինքնդոց լ. Է. և Խ. Բ. Օրինաց Լ. Գ. գլխոց մէջ էին օրհնողք , կը նշանակէ միայն բարի փափառ կամ իզձ անձի մը կամ անձի մը գործին և պաշտօնին համար : Մարգու օրհնութիւնը տեսակ մը ազօթք է առ

Տուիչն ամենայն բարեաց, և կը
մազթէ անոր շնորհքը կամ պարգեն
առ այն զօր կ'օրհնէ : Խամ մարգառ
օրհնելը զԱստուած ոչ ոյլ ինչ է
եթէ ոչ գոհանալ անոր բարերարու-
թեանը համար, Աազմ. ձՊ. 1, կամ,

մահաւանդ այս ինչ մահաւար շնոր-
հաց համար, զրօրինակ՝ կերակրով
համար որպ վասն սավորութիւն է
շնորհակալ ըլլով Աստուածոյ, և կամ
ուրիշ որկեցէ բարւոյ համար, Աազմ.
ձԺԶ. 13 : Ա կարիթ . Ժ. 16 :

Վ Ր Ի Գ Ա Կ

361 Էջին Մաղես յօդուածին ոկղբան բառը պիտի ըլլոյ Գետմառիւծ :

Ընթերցողք մատենիս պարտին գիտել որ Սուրբ Գրոց
մէջ յիշուած դիպաց շատերուն ժամանակը կամ թուականն
անստոյգ է, ուստի եւ այլեւայլ մատենագիրք տարբեր թուա-
կաններ կ'ընծայեն միեւնոյն դիպաց իրենց ժամանակագրական
հաշուոյն համեմատ : Որովհետեւ այս ժամանակագրական տախ-
տակին հեղինակն այլ է, եւ այլ՝ բուն բառարանին հեղինա-
կը, ուրեք ուրեք պիտի տեսնուի որ դէպքի մը թուականը
տախտակներուն մէջ տարբեր է բառարանին մէջ նոյն դէպ-
քին ընծայուած թուականէն :

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՑԱՆԿ ՍՈՒՐԲ ԳՐՈՑ

ՇՐՋԱՆ Ա.

ՑԱՐԱՐՉՈՒԹԵՆԸ, 4004 Ն. Ք. ԶՔԲ., ՄԻՆՉԵՒ Ի ՄԱՀ ՆՈՅԻ, ԱՄՔ 2006

ԹՈՒԱԿԱՆ ԵՒ ՑԵԴԻ	ԴԵՐ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻ	ՏԵՂՄ Ա. ԳՐՈՑ
Ն. Ք. ԶՔԲ. 4004.	Որաբութիւն . Հարաթին հասատութիւնը . Ստեղծութեալ Ադամոյ և Եւայի, համառոտիւնի նկարագրեալ յԱ. գլուխ, և ապա կրկնաւած .	ՄՆ. Ա. Բ. 4-7. ՄՆԿ. Բ. 1-3.
4004. ԵԳԵՅ.	Մարդուն անկումը . Առաջին մեղաց կազակցութիւնը մարդուն յաջորդ վիճակին հետ .	ՄՆ. Բ. 8-25. ՄՆ. Գ. 4-13.
ԵԳԵՅ.	Առաջին խօսութեան Փրկչի, արագքութեան յԵղեմայ .	ՀԱ. Ա. 4-14. Ա. Կոր. ԺԵ.
4003-2. Մօռ ԵԵԳԵՅ.	Մնունդ կայենի և Արելի .	ՄՆ. Գ. 14-24. ՄՆԿ. Գ. 1, 2.
3875. 3875. 3875-3501, Նայետ.	Զահ կը յիշուխ առաջին անդամ. կ'ընդունակի Արելինը . Կայենի եղբայրասպանութիւնը և անիծումը . Կայեն կը շինէ զինովք . կայենի սերունդը . Ղամեայ իօսոքը, սյլովքն հանդերձ .	ՄՆԿ. Գ. 3-7. ՄՆ. Գ. 8-15.
3874. Մօռ ԵԵԳԵՅ.	Աւթայ և ինվասայ ծնունդը . աշխարհ և եկեղեցին կ'որոշուին .	ՄՆ. Գ. 16-24.
3769.	Ազգաբանութիւն յԱդամոյ յՆՍ. Մեսիայի ազգահամբը .	ՄՆԿ. Ե.
3074. 2468.	Ադամ կը մեռնի 930 ամաց . Մարդոց շարութիւնը . Աստուած կ'որոշէ ջնջել զաշխարհ յԵտ 120 ամաց . ՆՍ կը քարոզէ, (Բ. Պետր. Բ. 5.)	ՄՆԿ. Ե. 5.
2468.	Ուխտն նորոգեալ ընդ ՆՍի, որ կը շինէ տապան բռու հրամանին Աստուածոյ .	ՄՆԿ. Զ.
2348.	ՆՍ կը մտնէ տապանը . ջրհեղեղ յամի աշխարհի 1656 .	ՄՆԿ. Զ.
2347, Հայաստան Ծն. Բ. 4. Թողարժուա Եղեկ. Ի. Ե. 14. 2247, յամի այ. 1757.	Զուրք կը նուազին . ՆՍ կ'ելլէ գուրս . Աստուածոյ ուխտը կը նորոգուի ընդ ՆՍի . ՆՍ կ որդիքը . ՆՍի մարդարէւթիւնն անոնց համար .	ՄՆԿ. Ե. ՄՆԿ. Ե. ՄՆ. Բ. 1-17.
2233 Ն. Ք. ԶՔԲ. 1998.	Բարելոն. խառնակութիւնլեզուաց. ցրութեան . Ազգաբանութիւն որդւաց ՆՍի . Ներրովթ կը հիմնէ Բարելոնի կամ Ասորեստանի աէրութիւնը . Ազգաբանութիւն ի Անմայ ցթարա . ՄԵ. սիայի ազգահամբը . ՆՍի մահը .	ՄՆԿ. Ժ. 4-9. ՄՆԿ. Ժ. 10-28. ՄՆ. Բ. 28, 29.

ԵՐԳԱՆ Բ.

Ի ՄԱՀՈՒԱՆԵ ՆՈՅԻ ՄԻՒԶՉԵԻ Ի ԵՆՈՒՆԴ ՄՈՎ.ՄԻՍԻ
ԱՄՔ 417

ԹՐՈԱԿԱՆ ՆՇ ՏԵՂԻ	ԴԵԳԻ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՔ	ՑՎՈՒՄ Ը. ԳՐՈՒ
Ն. Գ. ԶԵՐ. ՀԱՍ, յարեկելս Եղովմնյ.	Ա. ՅԱԲ. Յորպայ ժամանակը ճշգիտ յայտնի չէ. Բայց կայ բաւական պատճառ գնելու անոր զարգացման ժամանակ յառաջ քան զԱրրա- համան: Գլուխք ԺԹ. 25-27. Լթ. 23- 28, յայտնի վկայութիւն են դործոց Մեսիային.	ՑՎՈՒՄ Ը. 4-12.
1996, Ուր.	Բ. ԱԲՐԱՀԱՄ.	
1922, Խառան.	Արրահամ կը ծնանի, կ'ամսուսնանոյ ընդ Սարսյի, կը թողու զՈւր և իւր կոտ- պաշտ ազգականները. (Ցես. ԽԴ. 2.) Թարա, Ղովտ և Սարա. մահ Թարսյի.	ՄՆ. ԺԱ. 27-32. ՏԵՍ Գրք. Ե. 2-4.
1921, Քանան:	Արրահամ կը թողու զիառան Ասաւ- ծոյ հրամանաւ Սարսյի և Ղովտոյ հետ.	
1921.	ՄԵծ բարիք կը խոստացուին անոր .	
1920.	Այցելութիւն յԵղիպտոս. կը կեղծաւարի.	ՄՆՆԴ. ԺԲ. 1-9.
1918.	Դարձ ի Քանան. Ղովտ ի Սոգոմ.	ՄՆՆԴ. ԺԲ. 1-9.
1917, Քերրոն.	Խոստացունք կը նորոգուին. Արրահամ կ'երթոյ ի Մամրէտ.	ՀԱՅ. Գրծ. Գ. 25.
1913, Սիդիիմ. Էւ Ղոր.	Գովողացամոնը. Ղովտ գերի կը տարսուի և կ'ազատի.	ՀԱՅ. Պ. 16.
1912, Քերրոն.	Մելքիսեդէկ կ'օրհնէ զԱրրահամ.	ՄՆ. ԺԲ. 10-20.
1910.	Աստվածոյ ուխտ ընդ Արրահամու.	ՄՆ. ԺԳ. 1-13.
1897.	Հագար. Խոմոյէլ կը ծնանի.	ՄՆ. ԺԳ. 14-18.
1896, Գերարա.	Ուխտը կը նորոգուի. անուանք կը փոխ- ուին. թղթառութիւն.	ՄՆՆԴ. Ժ.Պ.
Մովաբու- երինքը	Արրահամ կ'ընդունի հրեշտակներ, սրոց մին էր Հրեշտակ ուխտին. Սոգոմ Ղովտոյ կինը. Ղովտոյ ազգապղծու- թիւնը.	ՄՆՆԴ. ԺԲ. ԺԲ. 4- 1-36. ԺԹ. 4- 11. 30 36.
Մորիա, (տաճա- րին տեղը.)	Արրահամ կը թողու Քերրոն. կը կեղ- ծաւորի Արիմելիքայ առջե.	ՄՆՆԴ. Ի.
Մարգիւլս, մօտ ի Քերրոն.	Մովաբ և Բնեամմի կը ծնանին. Խաչհակ կը ծնանի. Խոմոյէլ կ'արտաք- ուի. ուխտ ընդ Արիմելիքայ.	ՄՆ. ԺԱ. 4-34.
	Արրահամու հաւատը կը փորձուի.	ՄՆՆԴ. ԻԲ. 1-19.
	Մահ և թաղումն Սարսյի.	ՄՆՆԴ. ԻԳ.
	Նաբալոյ ընտանեաց պատճութիւնը.	ՄՆ. ԻԲ. 20-21.

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՑԱՆԿ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ

ՇՐՋԱՆ Բ.

ԹՈՒԱԿԱՆ ԵԽ ՏԵՂԻ	ԴԵԳՐ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ	ՏԵՂԻ Ա. ԳՐՈՅ
Ն. Ք. ՃՐ.		
1856, Բերսաբէտ.	Արբահամ կը զրիէ իւր ծառան խառան. Լարան կ'ընդունի զնա . ամսւանութիւն խառհակայ .	Մննդ . իդ.
1850.	Արբահամ կ'առանու կին զբետուրա . որ- դիք ի քետուրայ .	Մննդ . իե . 4-6 .
1836, Լահպարդ .	Մնունդ խառայ և Յակոբայ . անոնց բարբը .	Մն . իե . 19-28 .
1821, Բերսաբէտ.	Արբահամ կը մեռնի . խառհակ և խոմա- յել կը թաղեն զնա յայրին Մաքփե- լայ .	Մն . իե . 7-11 .
	Գ. ԻՍԱՀԱԿ ԵԽ ՑԱԿՈՅ	
1804, Լահպարդ .	Խառ կը գմճառէ անդրանկութիւնն Բա- կորայ . խառհակ կը թողու զբանան .	Մն . իե . 29-35 .
1804.	Ուխուը կը նորոգուի առ խառհակ ի գե- րարա .	Մննդ . իջ . 4-5 .
1804, Բերսաբէտ .	Խառհակ կը կեղծաւորի . ուխտ ընդ Արե- մելքորա .	Մննդ . իջ . 6-33 .
1796.	Խառ կ'առանու երկու կին քետացիներէն .	Մն . իջ . 34, 35 .
1773.	Խամոյելի մահը . սերունդք նորա .	Մն . իե . 12-18 .
1760,	Յակոր կ'առանու հօրը օրհնութիւնը , և կը փափչի խոռայ երեսէն .	Մն . իջ . իլ . 4-5 .
1760, Միջագետք .	Յակորայ տեսին ի լուզ . խոռամունք) կը նորոգուին առ Յակոր . կը բնակի (Մննդ . իլ . 10- 22 . իթ . 4-14 .
1760, Արտիհա .	իւր մօրեզրօր , Լարանու քով .	Մննդ . իլ . 6-9 .
1753	Խոռա կ'առանու կին խամոյելի գուստը .	Մն . իթ . 15-30 .
Միջագետք .	Յակոր կ'առանու կին զիշիս և զիսպէլ .	
1743.	Յակորայ որդիքը . իւրէնն , Շմաւոն , զիկ և Բուդա՝ ի լիսյէ . Դան և Դնիթաղիմ՝ ի Բալպայէ , յաղախնոյն՝	Մննդ . իթ . 31-35 .
1739,	Ռուգելայ . Գադ և Ասեր՝ ի Զեղդիայ .	L. 4-24 .
Գաղույտգ .	յաղախնոյն լիսյի . Խոպքար , Զա- բուզոն և Դինա՞ ի լիսյէ . Յազէփ՝	
Սոկրովի .	ի Հապելոյ .	
Տես Ցես . ԺԳ . 27.	Յակոր պայմանն ընդ Լարանու . Յա- կոր կ'ըլսոյ հարսւու .	Մննդ . L. 25-43 .
1736,	Յակոր կը դառնայ ի Փանան , կը հալած- ուի ի Լարանոյ . անոնց ուխար .	Մննդ . L. Ա .
Արւբէտ .	Յակորայ տեսին ի Մանայիմ . զօտ- մորտ ընդ հրեշտակին ի Փանուէլ .	Մն . ԼԲ . ԼԳ .
1739,	հաշտութիւն ընդ Խառայ . բնակու- թիւնը ի Սոկրովիթ .	4-17 .
1736,	Յակոր կ'երթայ ի Սազէմ , Մննդ . L. Գ .	
Արւբէտ .	18-20 . Յուղոյի որդւոց ծնունդը .	
1732.	Դինա կը պղծուի ի Ամերեմայ . կոտորած Արւբէմացւոց ձեռամբ Շմաւոնի և Ղենայ .	Մննդ . ԼԲ . 4-5 .
Բեթէլ . Լուզ .		Մննդ . Լ. Գ .

ԺԱՄԱՆԱԿԱԴՐԱԿԱՆ ՑԱՆԿ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ

ՇՐՋԱՆ Բ.

ԹՈՒԱԿԱՆ ԵՒ ՏԵՂԻ	ԴԵԳՐ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ	ՏԱՐ.ԻՔ Ս. ԳՐՈՅ
Ն. Բ. ԶՊԲ.		
1720. ՔԵՐԾՈՒ.	Յակոր կը չուէ . կը մաքրէ իւր առւնն ի կոսց . խօստմանք կը նորսգուին առնա , անունը կը փոխուի յիսրոյել . Ուրել կը մեռնի ի ծնանելը զինեհամին . Ուուրենն մեղքը . Յակոր կը բնակի խահակայ հետ . Եսաւայ սերունդք .	ՄՆ. Լ.Ե. 4-15 . ՄՆ. Լ.Ե. 16-20 .
1729.		ՄՆ. Լ.Ե. 21-27 . ՄՆԱԴ. Լ.Զ.
	Դ ՅՈՒ.ՍԵՓ. ԵՒ ԱՅԼՆ.	
1728. ԴԱՄ/ՁԱՋԻՄ.	Յովեկոյ երկու երազներն . եղբարց նախանձը . Յովեկի կը վաճառի խօսյելացոց և Պետական յիշիպատոս .	ՄՆԱԴ. Լ.Հ.
1728. Դամնա.	Երև և Օնան կը սպաննուին Ասունծէ . Յուղայի ազգազգծութիւնը և Թամար . Փարեզ , մինի ի նախահարց Քրիստոսի , կը ծնանի .	ՄՆ. Լ.Բ. 6-30 .
1719. ԵԳԻՎՈՒ.	Յովեկի կը յառաջնոյ , կը փորձուի , կը զրպարտուի և կը բանտարկուի .	ՄՆԱԴ. Լ.Բ.
1718.	Փարտունի մատառուակն ու հացագործը . կը բանտարկուին . Յովեկի կը մեկնէ անոնց երազները .	ՄՆԱԴ. Խ.
1716.	Խաչածի կը մեռնի ի Մամրեկ .	ՄՆ. Լ.Ե. 28, 29 .
1715.	Յովեկի կը մեկնէ Փարտունի երազները . կը բարձրանոյ ի պատիւ .	ՄՆ. ԽԱ. 4-19 .
1712. 1711.	Մնունդ երկու որդւոց Յովեկոյ , Մահուուի և Եցիքմայ .	ԽԱ. ԽԱ. 50-52 .
1708.	Եօմնամեխոյ տոգոյն սկիզբը .	ՄՆ. ԽԱ. 53-57 .
1707.	Յովեկոյ տասն եղբարը կու գան գնել ցորեան . Շմաւան կը մեսյ պատանդ .	ՄՆԱԴ. ԽԲ.
1706.	Դարձեալ կու գան գնել ցորեան . Յովեկի կու տայ ծանօթս . կը զրկէ բերել հայրը .	ՄՆԱԴ. ԽԳ. ԽԵ .
1706.	Յակոր և բոլոր տունր կու գան Եցիքտաս . կը բնակին ի Գեսեմ . Յակոր կ'ելէ Փարաւոնի տաշն .	ՄՆԱԴ. ԽԳ. 8-25 . ԽԵ. 1-12 .
1701-1701.	Էռլէկի ցորեն տալով Եցիպատացւոց կը բազմացունե Փարաւոնի հարսութիւնը .	ՄՆԱԴ. ԽԱ. 13-26 . ՄՆԱԴ. ԽԵ. 27-31 . ԽԲ .
1689. ԵԳԻՎՈՒ.	Յակոր կ'օրչնէ զԵցիքմ և զՄահասէ .	ՄՆԱԴ. ԽԵ. 27-
1689.	Յակորոյ մարդարէութիւնն իւր որդւոց և Յուղայի վրոյ , և մահը .	ՄՆԱԴ. ԽԲ .
Մաքիելա.	Յովեկի և Եղբայրները կը թաղեն իրենց հայրը .	ՄՆԱԴ. Մ. 4-13 .
1689.	Յովեկի կը ցուցնէ անյիշտարութիւն իւր կը այլըներուն .	ՄՆԱԴ. Մ. 14-21 .

ՃԱՌԱՆԱԿԱՐԱԿԱՆ ԾԱՇԽ ԹԱՎԱ ԳՐԱՅԻ

ՃՐՁԱՆ Բ.

ՔՐԻԱԿԱՆ ԵԽ ՏԵՂԻ	ԴԵԳԻ ԱԱՄ ՊԱՅՄԱՆԱԿ	ՏԵՂԻ Ս. ԳՐՈՅ
Ն. Ք. ԶՎՐ. 1635, Եղիպատու.	Յավսեփ կը մորդաբենայ. Խորայիշցոց գործն ի բանան. կը պատահիրէ անանց մէկանց առանց իր առկնները. Յավսեփ մայ մահը.	Եղինակ. կը. 22-26. Եւ. Ա. 4-21. 15- 21.
1577, Եղիպատու.	Խորայիշցիք կը բազմանան. Նոր թա- գաւոր մը կը ներէ զանանք.	
1573.	Փարաւանի հրամանն ընդինուալ արու մա- նուկներն ի գետ.	Եւ. Ա. 22.

ՃՐՁԱՆ Գ.

ՄՈՎԱՒՄԻ ԾՆՈՒՆԴԵՆ, 1571 ՆԱԽ ՔԱՆ ԶՔՐԻՍՏՈՆ, ՄԻՒԶԵՒ
ԱՆՈՐ ՄԱՀՀ, ԱՄՔ 120.

ՔՐԻԱԿԱՆ ԵԽ ՏԵՂԻ	ԴԵԳԻ ԱԱՄ ՊԱՅՄԱՆԱԿ	ՏԵՂԻ Ս. ԳՐՈՅ
ԱԱ ՏԱՆ ԶՎՐ.	Ա. ՄԻՒԶԵՒ ՑԵԼԱ ՑԵԳԻԳՏՈՒՄԵԿ	
1571-1532.	Մնանդ, ընկեցիկն լլնել, աղասանն, և նախաւոր կենաց Մովսեփի.	Եւ. Բ. 4-10.
1531, Մադիամ.	Մովսես, յետ սպանանելց զԵրիպատ- ցին, կը փափչի. կ'առան կիմ զԱնդ- գումար, գուսար Յօթորոյ. Գերասի- կը ննանի.	Եւ. Բ. 11-22. Եւ. Բ. 23-25. Աղջ. 26.
1531, Եղիպատու, 1491, Գորեր.	Խորայիշցիք կը հեծեն իրենց գերաթեան համար,	
(Գորժ. է. 30).	Ասուած կ'երեսոյ Մովսեփի բորբոքեալ մարենաց. կը կորչէ զՄովսես և զԱ- հարան հանձն զԽորայիշցիք յԵրիպ- առան.	
1491, Եղիպատու (Գորժ. է. 31).	Մովսես կը թողու զՄագիստր. կը զանէ զԱհարան. կրկուցք կը հասարեն իրենց պատգամն առ Փարաւան.	Եւ. Պ. Պ. 4-17.
	Մովսես և Ահարոն կը ինդրեն Խորայի- շցոց արձակուած. Փարաւան կը մեր- ժէ.	Եւ. Պ. 18-31.
1491,	Ասուած կը նորոգէ զիւր խռատան իւր եհօնու անօւամբ.	Եւ. Ե.
1491.	Սերունդց Ռուզենի, Շմաւանի և Պ. Ա. եայ, օրէ կը սերէին Մովսես և Ահա- րան.	Եւ. Զ. 4-13.
1491.	Մովսես և Ահարոն գործեալ կը դրիպին. իրենց պատգամն կը հասաւան հրաշնէ. կ'ախարդց կ'ընձն նշանցես.	Եւ. Զ. 14-27. Եւ. Զ. 28-30. Եւ. 4-13.

ԵՐ. ԶԱՆ Պ.

ԹՎԱԿԱՆ ՆԻ ՏԵՇԻ	ԴՐԱ ԿԱՐ ՎԱՐԱՐԱՄԱՆ	ՏԵՇԻ Ս. ԴՐԱՅ
Ն. Խ. ԶԱՐ.		
1491.	Փարաման շանկեր պահանիկ գլուխցի ամբ հարաւածք .	Ել. կ. 14-25. Ը. թ. ժ. 4-20.
1491.	Զատիկեր կը հարաւածքափ .	Ել. ժԲ. 4-20.
1491.	Եններորդ հարաւածք , երկրօրեայ խաւար .	Ել. ժ. 21-27.
1491.	Խարսխացիք հրաման կը ընդունիմ Աս- տուծեմ ուսի խնդրել եղագացիքնե- րէն . Ասինք կը սպանայ անդրանիկի- ներուն մահը ֆարանափ .	Ել. ժԱ. 4-8. Ժ. 28. 29. ժԱ. 9. 10.
1491.	Հրեայք զատիկը կ'ուսեն նշյ տեսյն նշյ օրը որ Քրիստոս , մեր զատիկը , զե- նաւ մեզի համար . անդրանիկները կը սպանանին .	
1491.	Խարսխացիք կ'ելեն եղիպատէ , յամի աշխարհի 2513.	Ել. ժԲ. 21-30. Ել. ժԲ. 31-36. և 40-42.
ԲԱՆԱԳԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ ԻՄՐԱ- ՑԵԼԱՑԻՈԾ ՑԱՆԱԳԱՏԻՆ		
1491.	Առաջին բանակատեղի . Զատիկի պահ- պահութեան համար խիստ պատուէք , Ասաւած կը հրամայէ զատուցանել անդրանիկները . Յովենիոս ուկրները կը ապարանին .	Ել. ժԲ. 37-39. 43-51. ժԳ. 1- 19. թու. 1. կ. 1-5.
Սոկովդթ . Եկեղ. տարի 1.	Երեկորդ բանակատեղի . Հրեգէն պիւն և ամեց կ'առաջնարդնեն խարսխիլ .	Ել. ժԳ. 20-22. թու. 1. կ. 6.
Առաջին տարի , առաջին օր Ա- թում .	Երրորդ բանակատեղի . Փարաւոն կը հա- զածէ .	Ել. ժԳ. 4-9. թու. 1. կ. 7.
1491. Փար- բօթ . պարինը Մետաքս անցրին բերանը .	Չորրորդ բանակատեղի . Անցք ընդ կար- միք ժամ . Տես. Ա. Կարմիք . ժ. 4. 2. Փարաւոնի զօրաց կորուսուլ . Ասպատի երգ . Դասան լուսը կը ժաղցրանան .	Ել. ժԳ. 10. ԺԵ. 25. թու. 1. կ. 8.
Եղիմ. Ա.-Դ. Կ. արանդել . Կորմիք . Ժող. 2 տարի , 15 օր . Ամն անուստա-	Հինգերորդ բանակատեղի . Վ. Եցերրորդ բանակատեղի . Եօթներորդ բանակատեղի . Ժաղցրաւորդը կը առանձին համար համար . լորամարդի և մանաւոյ . Տես. Յայէ . Զ. 31, 49. Յայտ . թ. 47.	Ել. ժԵ. 27. թու. 1. կ. 9. թու. 1. կ. 10.
Գափիտ . Եղուու . Խափիդին .	Ութերորդ բանակատեղի . Տններորդ բանակատեղի . Տառեներորդ բանակատեղի . Յունիք կը ար- ուսի վեմէն ի վորէք . (Ա. Կար. ժ. 4) Մեռու կը յակթէ . Ամազեկոյ . պէտ Մալուն կ'ազդիք .	Ել. ժԶ. 1-36. թու. 1. կ. 11. թու. 1. կ. 12. թու. 1. կ. 13.
3դ տարի , 15դ օր . Ամնա .	Մետաստաներորդ բանակատեղի . Օրենքը առայր պատասխանաւորնեան .	Ել. ժԵ. 1-16. թու. 1. կ. 14.
1491. 3դ տարի , 15դ օր . ի Ամնա .	Բարցագահան արէնք կը արուսի . Ա. Ա. և պլ որէնք , մանաւանդ գատաւանականք , կը	Ել. ժԹ. 1-25. թու. 1. կ. 15.

ՃԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՑԱՆԿ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ

ԵՐԵՄԱՆ Պ.

ԹՐԱՎԱՆ ԵԿ ՏԵՂԻ	ԴԵՊՐ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՔ	ՏԵՂԻ Մ. ԳՐՈՅ
ՆԱԽ ՏԱԽ 249.	արունելիք՝ չընդունակ կը խռովացուի և առջնորդել իսրայելացւոց .	ԵԼ. Ի. 19.
	Ժղողովութեւ կը խռովանայ հաւզանգութիւն . ուխտին արիւնը կը սրսկուի ա. նոր վրայ . Մովիւս և պլիք կը տեսնեն Աստվածույ փառքք . Մովիւս կը Ռույ Եւսը բառապահն ամի և բառապահն զիշէր .	ԵԼ. Ի. 19.
	Միասիսն օրէնք կը տրուին . Խորանը և կազմածնենքը . բահանայք և անձն հանդերձնեն , ին . կրկն պատահէր շարաթը զահնուու : Հանապազզը զոհ և ինձարկութիւն , Հռովմ . Ը. 3. Ցայտ . Ը. 3, 4. Մովիւս կը տրուին օրինոց տախտինքը .	ԵԼ. Ի. 1.Ա.
	Որթապաշտութիւն . տախտակները կը խորտակուին . խորանը կը հանուի բանակէն . Մովիւս կը բարեխուե ժողովրդեան համար , և կը խնդրէ տեսնել Աստվածոյ փառքք :	ԵԼ. Լ.Բ. 1.Գ.
Ա.Ա.Ս. Եկեղ. տարի և նոր ամենա Անուն :	Տախտակները նորէն կը շնուին . Տերոշը անքարը կը հանչուի . Ասրուած ունա կ'նէ իսրայելի հետ : Մովիւս կը կենայ Եւսը բառապահն տիւ և բառապահն զիշէր . անոր երեսը կը փոյլի . Ժղողովրդեան նուերները խորանին համար , թեալինէ և պլիք կը պատրաստեն խորանը և կազմածները .	ԵԼ. Լ. 1.7.
4491.	Մովիւսի կը հրամայուի . խորանը կանգնել և օծել , և օծել զԱՀարոն և ա. նոր սրգիքը :	ԵԼ. 1. 1-1.Բ.
4490. 2դ Եկեղ. տարի , Առաջին ամիս , առաջին օր :	Խորանը կը հանդիի . Տերոշը փառքք կը լուս զայն . իսրայելացիք կը չուն միշտ , երբ ամզը կը մերնոյ :	ԵԼ. Խ. 1-16.
	Անուելով զահն և նուերաց համար օժէք :	Տակմ. Ա. 14. Բ. 9. 19-21. Կոզ. Բ. 9.
	Ահարոն և սրգիքը կ'օծուին բահանայ . Ահարոնի նուերները . հուր կը պատահզահը .	ԵԼ. Խ. 17-38.
	Եղիսանաց նուերերը կ'ընդունուին . նադարայ . և Արիւութայ սատակումը . բառապահեան մեծ օրը , և արձակման նախաղը .	Դ. Է. Ա. Ե. Յ. 1. 2. 3.
	Երկրորդ զատիկը կը տօնուի . Ամմանց թշու կը որուի . կատարել զայն երկու տակներ :	Դ. Է. Թ. 1. 2. 3. 4. 5.
Ա.Ա.Ս. ամիս , 8դ օր :		Դ. Է. Թ. 1. 2. 3. 4. 5.
Ա.Ա.Ս. ամիս , 14դ օր :		Դ. Է. Թ. 1. 2. 3. 4. 5.

ՀՐՁԱՆ Գ.

ԹՈՒԱԿԱՆ ԵՒ ՏԵՂԻ	ՀՀԴՐ ԿԱՐ ՎԱՅՐԱՄԻՒՄ	ՏԵՂԻ Ը. ԴՐԱՅ
ՀԱՅ ԽԱՅ ՃՐ.	Կերպակութերու . և ճայրամթեանց համար օրէնք . Խառն օրէնք , բարզական , ծիրական և պատասանական . Այսպամփթի որդին կը քարիստուի հոյհցութեան համար . Տօնքրու ևն . մարգարեալ օրէնք . Մարգարեական խստմանց և սպանանց .	Ղ. ևս . ԺԱ-ՃԵ- Ղ. ևս . ԺԷ-ԻԲ- ԻՒ- Ղ. ևս . ԻԳ- ԻԴ- Ղ. ևս . ԻԶ-
2+ ամիս , առա- ջին օր .	Արկաներու , ծծեաց և տառամերդաց վե- րաց օրէնք . Յեղիշը կը համբուլին . անոնց կարգը . Ղետացիք կը կարգուին ի սպան խոր- անին գախանակ անդրանիաց . Ղետաց- ւոց պարագը . Այլ հոյլ ծէու կը հաստատուին . Ուկ- տարաց օրէնքը : Որհնութեան ձեզ . Ղետացիք կը հունիքուին . անոնց տարիքը և սպանալութեան ժամնակի . Արժաթի փողերուն գործառնութիւնը . Բն ամոն բնչզգես կառավարդեր ժո- ղովրդեան .	Ղ. ևս . ԻԵ- ԲԱ. Ա-Բ . ԲԱ. Գ . Գ . ԲԱ. Ե . Զ . ԲԱ. Բ . ԲԱ. Ժ . 4-10 . ԲԱ. Բ . 13-23 .
1491 2+ ամիս . 20+ օր . Փառանու- անապատը .	Յովմար կու դայ Մագիստի ինոյ և որդ- ւոց հետ . Խրառ կու այս Մագիստի օգնական գտառապոներ հաստատել . Երկաստաներորդ բանակատեղի . Հրա- ման չուելլ . Մովկն է՝ աղաւած զիգորաք երթալ խորպյ . Այ հետ . Յօմմար կը դառնայ ի Մովկամ . Տաղանակին չուելլու և կենալու առեն ըստուծ փառարանու թիւնը . Կրակ կը բարբարի ի Ցարերու . Ժազմանացը կը արտածէ մոյ համար . Մագիստ կը գանգատի իւր պաշտօնին համար . Եօ- թահասուն ծեր կը կարգէ երրի ծե- րակաց օգնութեան համար . լորա- մարդի կը պարսի ի պատուհան . Երկաստաներորդ բանակատեղի : Մա- րտամ իւրք . խռավար կը պատժուի բորսաւթեամբ .	ԵԱ. ԺԲ . 1-26 . ԲԱ. Ժ . 11, 12 . (ԼԳ . 16.) 28 . ԲԱ. Ժ . 29-32 . ԵԱ. ԺԲ . 27 . ԲԱ. Ժ . 33, 36 . ԲԱ. ԺԱ . 1-34 . ԲԱ. ԺԱ . 35 . (ԼԳ . 17.) ԺԲ . 45 .
Ամերզիթ	2 արդեստառաներորդ բանակատեղի : Այ- սկ կը զիկուին գիտել երիշը . ա- նացմէ առունեց կը բերն գէշ լուր . Քաղեր և Ցեսու կը ման հաւատ . րիմ .	ԲԱ. ԺԳ . 1 . (ԼԳ . 18.) ԺԳ .
5+ ամիսէն մին . չկ 7+ ամիս . կաթէն Բառ- անյ կամ Են . մասնիքաթ .	Խորպյկացիք բանեմերուն խոզը լսելով կը արտածէն . Առաւած կը սպանանց . Մագիստ կը բարեխօսէ . Ժազմանացը	
1490. 2+ նկեղ- ապիք , 7+ ամիս , Եր օր .	596	

ՀԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՑԱՆԿ ՍՈՒՐԵ ԳՐՈՅ

ԾՐԶԱՆ Գ.

ԹՈՒԱԿԱՆ ԵԽ ՑԵՂԻ	ԴԼՈՒ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՔ	ՑԵՂԻ Ա. ԳՈՂԵ
ՆԱԽ ՏԱՆ ԶՄԻ	բառասով տարի թափանելու կը դա- անգնարաւի .	թու. ԺԴ. 1- 39. ԱՂՄ. 2.
	Ժաղովուրը հակառակ Առաւելց կա- մաց կերթայ պատերազմի և կը թու. ԺԴ. 40- 45.	
	Նաւերներու օրէնք . շարաթը պահողը կը քարիծուի .	թու. ԺԵ.
	Կորիսոյ և ընկերաց ապստամբութիւնը . երկացըրժ , կրակ , և հարուտիք կու- դան : Ահարոն կը հաստատուի ի քա- հանայապետավեան ծաղկմամբ գա- ւազանին .	թու. ԺԶ. ԺԵ.
	Պաշտօն և բաժին քահանայից և ՂԵ- տացաց .	թու. ԺԲ.
	Մաքրութեան ջուր . ինչպէս պիտի պատ- րաստուի և դործածուի .	թու. ԺԲ.
1490-1452. 27-40+ եկեղե- ցական տարի .	Եօթնեատան բանակատեղիք (15+ էն մին- չև 31+) . իսրայելացւոց , երր անոնց պանձխառութեան ժամանակը կը ԱՀԱՄ երեսուն և ութ տարի .	թու. ԼԳ. 19- 35.
1452.	Երեսուն և երկորդ բանակատեղի . Մահ Մարիամնա :	թու. Ի. 1. ԼԳ. 36.
40+ եկեղեցա- կան տարի , ա- ռաջին ամիս .	Ժողովուրդը կը քրթուի լրոյ համար . Մովկեն և Ահարոն յարցաւոր գտնուե- լով չեն մաներ քանան .	թու. Ի. 2-13.
1490. կադէս . Համբ լեռան .	Եգուս չեն տար անց իսրայելացւոց . Երեսուն և երրորդ բանակատեղի . Ահա- րոն կը մեռնի . Արագ կը յարձակի իս- րայելի վրոյ և կը յաղթուի .	թու. Ի. 14-21.
Սելմնեա .	Երեսուն և չորրորդ բանակատեղի . ժո- ղովուրդը կը արանջե . կիցիչ օձեր կը զրկուին . պղնձի օձ կը կանգնուի . Երեսուն և հինգերորդ , երեսուն և վե- ցերորդ և երեսուն և եօթներորդ բանա- կատեղի .	թու. Ի. 22 ԺԵ. և ԱԱ. 3. ԼԳ. 37-40.
Փաւան , Որոզթ , Խէ .	Երեսուն եւ ոթերորդ բանակատե- ղի .	(Տես Ցույք . Գ. 44.) թու. ԻԱ. 4-9. (ԼԳ. 41.)
Դերօն-գադ .	Երեսուն եւ ոթերորդ բանակատե- ղի .	թու. ԻԱ. 10, 11. ԼԳ. 42-44.
	Իսրայելացիք կը չուեն Զարեդ , Առնոն և Ջըհորը .	թու. ԼԳ. 45.
	Ամպիչացւոց թագաւորը Սեհոն չի տար անց , և կը յաղթուի .	թու. ԻԱ. 12- 18.
	Բասանու . Ոդդ թագաւորը կը յարձակի իսրայելի վրոյ , և կը յաղթուի .	թու. ԻԱ. 21- 32.
	Երեսուն և իններորդ բանակատեղի .	թու. ԻԱ. 33- 35.
Աբարիմ .	Բառասոներորդ բանակատեղի .	թու. ԻԱ. 46 . Բառ . ԻԱ. 48- 20. ԼԳ. 47.

ՅՐԱՎԱՆ Գ.

ԹՐԱՎԱՆ ԵՒ ՑԵՐ.	ԴԵՐ ԿԱՐ ՊԱՏՐԱՔՄԱՆԻՔ	ՏԵՂՄ. Ա. ԶՐՈՅ.
ՆԱԽ ԹԱՅ ՑԱՐ.		
Մավարու գալ- ակըն առ Յար- քանանու .	Քառասներորդ առաջներորդ բանակա- մեղի . պատմութիւն Բաղակայ և Բաղաման։	(Պահկ. Ա. 78 . Յայտ. իթ. 16 . Ա. Կար . ԺԵ . 25.) թու . իթ . 4-41 . (ԼԳ . 48.) իդ . իդ .
4451.	Քառասներորդ երկրորդ բանակամեղի . Կառպաշտութիւն Բէլլենդովոյ . նա- խանձ ֆէնենէզի .	թու . իթ . 4-18 . (ԼԳ . 49) .
4451. 40+ եկեղ. առ- քի .	Երրորդ աշխարհամար ժաղովրդեան . Սալազագու դոտեցը . օրէնք ժառանգու- թեան .	թու . իջ . թու . իթ . 4-11 . 1.Զ . թու . ԱԸ-Լ .
	Նախոց , ուխոցից ևն օրէնք , ևն . Մարդիանի կոտորածը . Բաղամ կը սպանուի .	թու . 1.Ա .
	Ուսքենի , Գագոյ և կիոյ ցեղին Մա- նասի կը տրուին երկիրներ Արքելից Յորդանանու .	թու . 1.Բ .
	Խրամ առ Խորոյելացիս քանան մանե . լու մօտ . երկիրն սահմանները կը ցուց- ուին . Ղեացաւոց քառասուն և ութ բազմանդեր սրոց վեցն եր Ապաստանի բաղաց . սպանութեան գէմ օրէնք .	թու . 1.Գ . 50- 56. ԼԿ . 1.Ե .
	Գ. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ՊԱՏՄՈՒ- ԹԵԱՆ ԽՄՐԱՑԵԼԻ ԵՒ ՎԵՐՋ ՊԱՇԱՄԱՆ ՌՈՎԱՄԻՍԻ .	
• 40+ եկեղ. առքի .	Մովսէո կը կրնէ Խորոյելացւոց պատ- մութիւնը , նոր պարագաներ յիշելով .	Բ Օր . Ա . 4 .
41+ առք , 1+ օր .	Կը կրնէ բարցական օրէնքը և կը պատ- մուիր նորէն .	Բ Օր . Է . 9 . Ժ . 1-5, 10-22. ԺԱ .
	Կը կրնէ ծխական օրէնքը , կը դուշա- ցնէ կառպաշտութեան , պալովն հան . գերձ .	Բ Օր . ԺԲ-ԺԶ . ԺԵ . 1 .
Մավարու գալ- ակըն Յարդանա- նու քու .	Կը կրնէ և կը մեկնէ գատառատանկան օրէնքը , կը մարգարէւնաց զբիրիսոսո երբէ մարդարէ պապիսի գար , և կը պատուիրէ հնազանդել անոր .	Բ Օր . Ժէ . 2- 20. ԺԲ-ԻԶ .
	Կը պատուիրէ Խորոյելացւոց քանան մըս- նելէն ետքը քարի վրայ գրել օրէնքը . և անոր օրհնութիւններն և անէծըն ըսել Գարիղն և Գերազ միրանց գե- րայ .	Բ Օր . իի . Բ Օր . իի . Բ Օր . իթ . Լ .
	Մարգարէւնական խոտմանչիք և անէծք . Վերջին ազդ առ Խորոյելացիս .	

ԹԵՐԱՆԱԿԱԳՐԱԿՈԸ ՏԱՐԵԿԱՆԻ ԳՐՈՒ

ԾՐՁԱՆ Դ.

ԹՎԱԿԱՆ ԵԽ ՏԵՂԴԻ	ԴԷԳԻ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՔ	ՏԵՂԴԻ Ա. ԴՐՈՑ
ՆԱԽ ԳԱԽ ԶԲԸ.	Գ. ՅԵՍՈՒՍԱՅԻ ՊԵՀԸՑԵՆԵՔՈՒԹԻՒՆՔ. ՄՈՎԱՒԻՄ ՄԱՀԸ.	
40ր. եկեղ. տառ. թի., 11+ ամիս.	Յեսու կը նորդուի յաջորդ Մատին. մի. 12-23.	
	Մազմեռակը քաջալերէ ժողովուրդը և զիեռու. կը պատուիրէ քահանացից կարգալ օրէնքը. հրազդաբակաւ եօթը տարբն միանձագում.	ԲՕՐ. ԼԱ. 4-13.
	Առուծոյ պատուերին առա Յեսու. Մովան կը դրէ միոյութեան երդ մը. կաւարտէ զրել օրէնքը, և կը յանձնէ զայն Ղետացաց. մարդարեանալով թե իսրայէլ պիտի չհնազանդեր անոր.	ԲՕՐ. ԼԱ. 14-29.
	Կըստ իւր երդը, և կը յորդորէ զիսրա. յեղացիս յարել օրանվ Առուծոյ.	ԲՕՐ. ԼԱ. 30. ԼԲ. 4-47.
	Մազմեռ կ'ելլ. նարաւ լիւր տեսնել զբանան և մեանիլ.	ԲՕՐ. ԼԲ. 48-52.
	Մազմեռ մարդարեաբար կօրչնէ ցեղերը.	ԲՕՐ. Լ. 9.
4451.	Մազմեռ կը տեսնէ խօսուցեալ երկիրը. անոր մահը, թազումը և նկարագիրը.	ԲՕՐ. Լ. 9.

ԾՐՁԱՆ Դ.

Ի ՄՏՒՅԻ Ի ՔԱՆԱՆ ՄԻՒԶԵՒԻ Ի ՄԱՀՆ ՍՊՐՈՄՈՒՆԻ
ԱՄԳ 475

ԹՎԱԿԱՆ ԵԽ ՏԵՂԴԻ	ԴԷԳԻ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՔ	ՏԵՂԴԻ Ա. ԴՐՈՑ
ՆԱԽ ԳԱԽ ԶԲԸ.	Ա. ՆՈՒԱՃՈՒՄՆ ՔԱՆԱՆՈՒ, 7 ԱՄԳ (ՄԻՒԶԵՒԻ ՑԱՍԱՌԱՊՈՐ. ԱՄԳ 25)	
4451	Առուծոյ պատուերին առ Յեսու.	ՅԵԽ. Ա. 4-9.
41+ եկեղ. տառի, 1+ ամիս, տառ. շնորհ օր.	Լրաներ կը զրիսին յԵրիեպ. Ռախար կ'ընդունի զանանիք.	ՅԵԽ. Բ.
10ր. օր.	Յեսու կը յիշեցնէ Բաւրինեանց, և այլն. իրենց խօսումը (Բղդ. թու. իթ.), անոնց կը խօսուցնան հնազանդել Յեսու. կը ցուցնէ իսրայէլացւոց թե ինչ. պիտ պիտի անցնին Յորդանան. Առաւան կը քաջալերէ զետես.	ՅԵԽ. Ա. 10-18. Գ. 4-13.
	Անցը լոդ Յորդանան, (յամի աշխ. 2551). կաթոզ կը կանգնաւի. Քահանացե կը խօսին.	ՅԵԽ. Գ. 14-17. Դ. Ե. 1.

ԾՐՑԱՆ Դ.

ԹՎԱԿԱՆ ԱՆ ՏԵՇԻ	ԳԵՐ ԿՄ ՎԵՐԺԱՐՄՈՒՄ	ՅԱԼՄ Տ. ԴՐԱ
ՆԱ ՏԱՆ ՀԱԲ. 1451. Գաղտազա.	Թղփառամթիւնը կը նորոգուիք . Թղփամթիւն անանան կը դադրի . Ասոււեց զօրոց զօրավորը կ'երկոյ Յեսուսոյ . Երեխով կ'առանուիք հրաշչուք . զայն նորէն շնորդին դէմ անէնք . Խորայելոցիք կը յազթարին Ալքարուան մեզ զայց համար . Ալքար կը ջնջուիք . Զայքի կ'առանուիք հնարդիք . Գարաւանացիք կը նորդեն զայնակցուք . Բիշն ի Յեսուսոյ և կ'ընդունին . Հասա թագաւարութիւններ կը նաւանին հնազիւտ .	Յես. Ե. 2-12. Յես. Զ. 1. Ե. 13-15. Զ. 2. 27.
Գաղցացա . 1450-1455. 1444 Գեղար և Գա- րիպն .	Արքէն յազթարութիւնը . Օրքէքը կը դառնիք բարեւ սկզբնի վկայ , (Բադ. Բ Օր Իի.) և կը հրատարակ- ուիք բարոց ժողովրդեան . Առուեն, են, կը գառնան իրենց երկիրը յարկելից Յօրդանանու . կը հանդենի սեղան յիշատակիք . Խորայելոցիք կը վշանան, կը հարցանեն զատնաւար .	Յես. Ե. Յես. Ճ. Յես. ՃԱ. Յես. Ը. 30-35. Յես. Իի .
Բ. ԵՐԿԻՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺԱՆԱԼԻ ՄԸ.		
1444 .	Նուանեալ տեղեաց թիւը . Դես չնուանեալ երկիրներ . Յեսու կը բաժնէն երկիրը . ինն ու կէս ցիզ վիճակու կ'առանուն իրենց բա- ժինները . Ղետացիք չեն ընդունիր բա- ժին . Բուրենիք, են, ժառանգութիւնը յարեւ սկլից Յօրդանանու .	Յես. ՃԲ . Յես. ՃԳ. 1-6. Յես. ՃԳ. 7-14. ՃԴ. 1-5. Յես. ՃԳ. 15-33.
Քերրան, կարի- մթ Արքա, Յես. ԻԱ. 41.	Ժառանգութիւն գաղերոյ .	Յես. ՃԳ. 6-15. ՃԵ. 13-19.
1444, Սեպտ.	Յուդուի բաժննը . Բաժին Եփրեմոյ և կիսոյ ցեղին Մանա- սէի . Խորանը կը կանգնուի . Միւս ցեղերուն բաժինները . Յեսուսոյ ժառանգութիւննը . Արատառամթ քաղցրները կ'օրոշուին . Ղետական բաղցցներ .	Յես. ԺԶ. ԺԵ . Յես. ԺԲ. 1. Յես. ԺԲ. 2-28. ԺԲ . Յես. Ի . Յես. ԻԱ .

ԺԱՌԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՑԱՆԿ ՄՈՒԲ ԳՄՏ

ԵՐՁԱՆ Դ.

ԹՎԱԿԱՆ ԵԽ ՑԵՐԸ	ԴՐՅ ՎԱՐ ՎԱՅՐՈՒԹԻՒՆ	ՑԵՐԸ Ա. ԴՐՅ
1425. Պատմ.	Գ. ՎԵՐՃԻՆ ԳՈԽՄՐ ՑԵՍՈՒԱՅ. ԵԽՆ. Յեռաւոյ պատուերն առ ծերս իսրա- յալիք.	ՑԵՐԸ Ա. ԻԴ.
1427. Անգեմ. Բառ նոր կա. Անգեր.	Յեռաւոյ կը խօսի ցեղերուն, և կը նորոգէ ուկար.	ՑԵՐԸ Ա. ԻԴ. 1-28.
1426. Անգեմ.	Մահ և թաղում Յեռաւոյ. Յովսեփոյ սոկները կը թաղուին, այ- լովին հանդերձ.	ՑԵՐԸ Ա. ԻԴ. 29-31.
	Դ. ԱՆՏԵՐՆՉՈՒԹԻՒՆ ԵԽ ԽԾԽԱՆՈՒ- ԹԻՒՆ ԴԱՏԱԱՐԱՅ. ԱՄՔ 330.	ՑԵՐԸ Ա. ԻԴ. 32, 33.
1425. Բարիմ.	Յազթութիւնը յետ մահուն Յեռաւոյ. Ազգք որ չնուածնեան իսրայելէ. Առաւուց հրեշտակը կը յանդիմոնէ զիս- բայէլ, վաս զի չվանեցին զբանանա- ցին.	Դատ. Ա. 1-26. Դատ. Ա. 27-36.
1413.	Ակրպն կապաշտութեան իսրայելիք. Մերոյի և անոր պատկերին պատմու- թիւնը.	Դատ. Բ. 1-5. Դատ. Բ. 6-13.
1408. Գարսա.	Դանեան խօսմի մը գործալսվ Մերոյի պատկերը, կը բնակին Լայիս (յետայ Դան), և կը հասաւան կապաշտու- թիւն.	Դատ. Ժ. ԺԵ.
1402-1394.	Դեռուց յի անոր հարմին պատմու- թիւնը. Բնեմթաթեանց կոսորածը, ոյլովին հանդերձ.	Դատ. Ժ. ԺԵ.
1354-1336.	Իսրայելացիք կ'ըլլան ծառայ օտար ազ- գաց ի կոտորի կապաշտութեան, և կ'ոզատին գատառոց ձեռօք.	Դատ. Բ. 14- 23. Գ. 1-4.
1336-1296.	Արենեան իսրայելացիք կը հարստահար- ուին ութ ատրի Միջադեաց թագա- ստէն. Գաթանիէլ կ'ըլլան գատառոր. Արենեան իսրայելացիք կը ծառայէն Մո- գարացւոց ութեամած ամ. Աւովթ գատառու կը արուի.	Դատ. Գ. 5-11. Դատ. Գ. 12-30.
1256.	Արենեան իսրայելացիք կը ծառայէն ֆղշտացւոց. Ամենգար կը արուի գա- տառոր.	Դատ. Գ. 31.
	Հեմուսոյին իսրայելացիք կը ծառայէն բանանացւոց քառա ատրի. Դերօրա կը արուի գատառոր. Երդ Դերօրա և Բարակայ.	Դատ. Դ. Ե.
	Արենեան և հրամանային իսրայելացիք կը ծառայէն Մադիամացւոց եօթէ ատրի.	Դատ. Զ. 1-6.

ՅԵՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Դ.

ԹՎԱԿԱՆ ԱՌ ՏՎՐԻ	ՔԵՐ ԿԱՐ ՎԵՐԱԲԵՐԻՄ	ՏԵՂՄ Ա. ԿԱՆ
1205 թվական Բեթղյամ:	Գաղտնաւթիւն Հառություն, Եկեղեցի համարյա միջն.	Հառութ. Ա-Դ.
1249, Անդեմ:	Գեղեցին դաստիար. կ'ազգանին սփառին հրեշտակին պայելու թիւնը, և կ'ազա- տէ դիսուզէլ Մագիստրուցիներէն, թա- դասորել յանձն շանձնուր.	Դաստ. Զ. 7-40. Ե. Ը.
1235-1232.	Արքունիկոյ բանաւրութիւնը. Յազա- թամաց առակը.	Դաստ. Բ.
1232-1189.	Թաղեց և Յայիր, դաստաւոր.	Դաստ. Ժ. 4-5.
1206-1188.	Փաշացիք և Ամանացիք կը նեղն զիս- րոցէլ ուժեւածն ամ. Յնկիթուց և ուժուր.	Դաստ. Ժ. 6-18. ԺԱ.
1187.	Եփրեմեանց կոտորածը Գաղատացինե- րէն.	Դաստ. ԺԲ. 1-6.
1182-1157.	Արեւոս, Եղան, Արգան՝ դաստաւոր.	Դաստ. ԺԲ. 7-15.
1156-1146.	Փաշացիք կը նեղն զիսրոցէլ քառա- սած տարի.	Դաստ. ԺԳ. 1.
1156.	Սամիստինի ծնունդը.	Դաստ. ԺԳ. 2-25.
4153, Աւազ.	Սամաւելի ծնունդը. Աննայի երգը.	Ա. Թագ. Ա. Բ. 4-11.
	Հեղեցոյ սրգուց չարութիւնը.	Ա. Թագ. Բ. 12 -21.
1143.	Սամաւելի կոչումը.	Ա. Թագ. Գ.
1136-1117.	Սամիստինի ամսւանութիւնը. Քաջադար- ծութիւնները.	Դաստ. ԺԳ. ԺԵ. 4-19. ԺԶ. 4-3.
	Հեղեցոյ տան դաստաւորածը.	Ա. Թագ. Բ. 22 -36, 22-25.
1116, Գաղա.	Սամիստինի ըմբռնումը և մահը.	Դաստ. ԺԵ. ԺԶ. 4-31.
1116, Արենե- զեր.	Խորոցէլ երկիցո կը յարթուի Փաշաց- ցիներէն. առաջանակը գերի կ'ձևոյ և Հեղեցոյ սրգերը կը սպանաին. Հեղեցոյ մահը.	Ա. Թագ. Դ.
Առկազն, Ա- շանոս, Գործ. Ը. 40.	Տապահակը կը դրուի Դագոսինի մեջեանը. կը ասրուի Ակկարտն, աղա Բեթառ- միւս, աղա Կարիաթարիմ, ուր կը մայ մինչեւ Դաւիթ կը վերցնէ զայն.	Ա. Թագ. Ե. Զ. Ե. 4, 2.
1112, Մատիա.	Սամաւել դաստաւոր. կը յարդորէ զիս- րոցէլ յաղաշխարհութիւն. Փաշացիք կը յաղթաւին.	Ա. Թագ. Ե. 3 -17.
1095, Բամա, Աեֆրամ.	Սամաւել դաստաւոր կը կարգէ իւր օրքի- ները: անձն զեղծ վարչութիւնը. Խո- րսկացիք երինցրէն թագաւոր. Առ- տուած կը պատուիրէ Բամաւելի լրել անձնը:	Ա. Թագ. Ը.

ՃՐՃԱՆ Դ.

ԹՐԱՎԱՅՐ ԵՒ ՏԵՂԻ	ՅԱՅՆ ԿԱՐ ՎԱՐԱՐԱՆՆԵՐ	ՏԵՂԻ Ա. ՎԻԶ
ՀԱՅ ԽԱՆ ԶԱՐ.	Ե. ԹԱԴԱԼԻԱՐԱՔԻԹԻՆ ՍԱԻՈՒՂԻ. ԱՄՔ 40.	
1096. Պամա .	Սամուել առանձին կ'օծէ զՅուսազ թագաւոր, և կուտայ անոր երեք նշ- չան .	Ա. Թադ. թ . Ժ. 4-16.
Մասփա .	Սաւուզ կ'ընտրուի և կը հրատարակուի թագաւոր .	Ա. Թադ. ժ . 17-27.
Գաղղայագ , Հար . արեն . Երկուվ .	Սաւուզ կ'երթոյ յօդնութիւն գոզո- ւագա Յարիս . կ'ընդունեսի թագա- ւոր . Սամանելի խոցն առ իօրոցէլ , Սաւուզ զօրք կը ժողովե ֆզշատցոց գէմ . անհնազանդ կը դառնուի Սամանելի , և կ'իմանոյ իւր մերժումն ի թագաւո- րութենէ .	Ա. Թադ . ԺԴ . ԺԲ .
1094 .	Փշապացէր կը յաղթաւին . Սաւուզի ան- խորհուրդ երգուած վարչով մէջ կը դնէ զՅուսաթան . ժազովուրդը կ'ազա- տէ զՅուսաթան . Սաւուզի յաղթաւ- թիւններն , անոր գերդաստանը .	Ա. Թադ . ԺԳ . 16-23 . ԺԴ .
4080 .	Սաւուզ կը զարնէ զԱմազեկացին . կը ինոյէ Աբագայ և աւարին աղոււա- գցն մասին . կը յանձիմանուի է Սա- մանելի .	Ա. Թադ . ԺԵ .
1064 . ԲԿԹԵԸԵՄ .	Սամուել գազո կ'օծէ դիաւիթ ի բնթ- լւէմ իր ապահնի թագաւոր .	Ա. Թադ . ԺՁ . 4-13 .
	Դաւթի յաղթութիւններ . Սաւուզի մոլեգնութիւնը . կը փորձէ սպաննել դիաւիթ .	Ա. Թադ . ԺԵ . 40, 55, 56, 41- 54, 57, 58. ԺԲ . 4-4. Աազգ . թ .
1063 .	Դաւթի յաղթութիւններ . Սաւուզի մոլեգնութիւնը . կը փորձէ սպաննել դիաւիթ .	Ա. Թադ . ԺԸ . 5 -9. ԺԶ . 14-23 . ԺԸ . 10-16 .
1062 . Գարաս . Նսւաթ .	Դաւթի կ'առնու կին Սաւուզի գուստ- ը . Սաւուզ պյլ և պյլ կ'երպազ կը չանոյ սպաննել զդիաւիթ . Դաւթիթ կը փախէ առ Սամուել . Սաւուզմորդ կը զրիէ անոր եսեւն .	Ա. Թադ . ԺԸ . 17 -30. ԺԹ . 4-3 . Սոզմ . ԺԱ . Ա. Թադ . ԺԹ . 4- 24. Սոզմ . ՄԲ . Ա. Թադ . ի .
1062 .	Դաւթի ուժին ընդ Յակամաթանու . Դաւթիթ կը փախէ առ Աքիմէկը (ուր անոր ուռար պատճառ կ'ըլլայ չեղնոյ առնէն քահանայից կ'ենաց կորբա- տեան ,) պղու առ Անգուս . կը կ'եր- պարանի յիմար .	Ա. Թադ . ԱԱ . Սոզմ . ՄՁ . Լ.Դ .

ԺԱՇԱՆՑԿԱԳՐԱԿԱՆ ՑԱՆԿ ՍՈՒՐԵ ԳՐՈՅ

ԾՐՁԱՆ Դ.

ԹՐԱՎԵԼ ԵՒ ՏԵՂԻ	ԴՐԱ ԿԱՐ ՎԵՐՄԱՆԻՔ	ՏԵՂԻ Ե. ԳՐՈՅ
ՆԱԽ ԴԱՅ ՀԱՅ.		
1062. ՈՒՆԴՈՅ.	Դաւիթ գարձեալ կը դախէն . ուրիշ ներ կ'երթան անօք ետևէն .	Ա. Թագ. ԻԲ. 1. Սաղմ. Ճիբ. Բ. Թագ. ԻԲ. 1. 2. Ա. Մեաց. ՃԲ. 8-18. Բ Թագ. ԻԳ. 13 -17. Ա. Մեաց. ՃԱ. 15-19.
ՆԱՅ.	Դաւիթ կ'երթայ ի Մասկա , ապա՝ ի Հարեթ . ոպանառն քահանացից հը- րամանաւ Սուռզայ .	Ա. Թագ. ԻԲ. 3 -19. Սաղմ. ՄԲ. ՃԲ. Ճի. ՃԱ. 1.Ե. ԿԴ.
ԿԵԼՄ.	Արիոթար կու գայ առ Դաւիթ . Դա- միթ կը յաղթէ Փղշացւոց .	Ա. Թագ. ԻԳ. 1. ԻԲ. 20-23. ԻԳ. 6, 2-5, 7-12. Սաղմ. ԼԱ.
1060. ԶԲԻ.	Սաւազ կը հալածէ զԴաւիթ . արշա- ւանք մը կը սափակէ զնա գառանալ .	Ա. Թագ. ԻԳ. 13-23. Սաղմ. ՄԲ. Ա. Թագ. ԻԳ. 24-28.
1059. ԵՆԳԱՐԴԻ, ԱՍՏԱՆԺԻ- ԱՄՐ.	Սաւազ կը հարածէ զԴաւիթ . Դա- միթ կը ինայէ Սաւազի կնաց . Սաւազ կը խոսացվանի իւր յան- ցներ .	Ա. Թագ. ԻԳ. ԽԻ. Սաղմ. Ցէ. ՄԲ. ԿԴ.
1058. ԶԲԻ.	Սամեւելի մահը . Դաւիթ և Նարազ . Դաւիթ գարձեալ կը ինայէ Սաւազի կնաց .	Ա. Թագ. ԻԵ.
1057.	Դաւիթ կը փափչի առ Անրու . Ա. Թագ. ԽԻ. 1-7. Սաղմ. ՃԽԱ. շատեր կ'եր- թան անօր .	Ա. Մեաց. ՃԲ. 1-7.
	Դաւիթ կ'արշաւէ Ամազեկացւոց մաս . և կը գառանայ ի Գէթ աւարաւ .	Ա. Թագ. ԻԵ. 8 -12.
1056.	Փղշացւոց կը պատրաստուին պատերազ- մի , և իսու գան մինչեւ Սուհամ . Դա- ւիթ կ'երթայ անանց հետ . Սաւազ կը հարցունէ Ենդուգի վհակը .	Ա. Թագ. ԻԲ. Ա. Թագ. ԻԲ. Ա. Մեաց. ՃԲ. 19-22.
	Դաւիթ ես կը զրկուի Փղշացւոց բա- նակէն . գեղ է Անկելակ ճամբուն վե- րայ շատեր կը յարնի անօր .	
	Ի գարձին ի Անկելակ , Դաւիթ կը գըտ- նէ զայն Ամազեկացիներէն կողսուուած , և իւր ընտանիքը գերի ինկած . կը հա- լածէ զԱմազեկացին , և կը զարնէ զա- նձիք .	Ա. Թագ. Լ.

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՑԱՆԿ ԱՅԽԻՔ ԴՐՈՅ

ՃՐՁԱՆ Դ.

ԹՎԱԿԱՆ ԵՒ ՏԵՂԻ	ԴԼՊԲ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՔ	ՏԵՂԻՔ Ա. ԴՐՈՅ
ՆԱԽ ԻՆ ԶՊ. ԳԵՂԲՈւա .	Սաւուզ կը յազթուի պատերազմին մէջ, անօր որդիքը կը սպաննաւին, և Սուլուզ կը սպաննէ զինք .	Ա. Թագ. Ա.Ա. Ա. Մհաց. Ժ. 4-14.
Աճեղակ .	Ամողեկոցի մը կը դնէ թէ սպաննեց զԱսւուզ, և Դաւիթ կը սպաննէ ըլլ. Ի. Թագ. Ա. 1-16.	
	Դաւթի ոզբը Սաւուզի և Յախաթանու թէ սպաննէց վայր .	Ի. Թագ. Ա. 17-27.
	Զ. ԴԱՒԹԻ ԹԱԳԱԽԱՊՈՒԹԻՒՆՆ ԱՄՔ 40.	
1056 , Քերրոն .	Դաւիթ կը ճանչցաւի թագաւոր Յաւ- դոյ .	Բ. Թագ. Բ. 4-7.
Դարձ. ԺԳ. 21.	Յերուաթէ կը հրատարակուի թագաւոր իսրայելի .	Բ. Թագ. Բ. 8-11.
1054 .	Քաղաքացին պատերազմ կը ծագի . Դա- վիթ կը ջրանոյ . Աքանձներ և Յերու- թէ կը սպաննաւին դաւով .	Բ. Թագ. Բ. 32. Գ. Դ.
1049 , Քերրոն , Երու- սաղէմ .	Դաւիթ կը թագաւորէ բոլոր իսրայելի վրոյ . անօր զորքը . գաւանու Յերու- սացիներէն Ախոն լեռը , և կը բնակի հան .	Բ. Թագ. Ե. 4-3. ԻԳ. 8-12, 18-39. Ե. 4, 5, 6-10. Ա. Մհաց. ԺԱ. 4-3. ԺԲ. 23-40. ԺԱ. 10-14, 20, 26-47, 4-9.
1048 .	Գերամ , Տերոսի թագաւորն արտ- իսկց կ'ըլլոյ Դաւթի . Դաւթի բժ- առնիքը . երից կը յազթէ Դաւիթ Փղշոտոց .	Բ. Թագ. Ե. 11- 25, 13-17. Ա. Մհաց. ԺԳ. 1-17.
1046 , Կորիա . Թարիմէ Արդե- ղամբառներ , ան- էն Ախոն . Աղմ. ՃԱ.Բ.	Դաւիթ կը վեցունէ տաղանտիկ . Ո- ւա որ Ղետացի չէ՞ կը զորուի միրձենալուն համար սպաննէին , (աեւ թու . Դ. 15.) .	Բ. Թագ. Զ. 4- 11. Զ. 12-23. Աղմ. ԿԲ. ՃԱ.Բ. Ճ. Ղ. Զ. Զ. Ա. Մհաց. ԺԳ. 4-4 , 5-14. ԺԵ . 4-16 .
	Դաւթի չթազուր Ասուան ջներ տա- ճարը . մեծամեծ օրհնութիւններ կը խռոտանոյ . Դաւթի ազթքը և շնոր- հակալաթիւնը .	Բ. Թագ. Է. Ա. Մհաց. ԺԷ. Աղմ:
1041 .	Յազթութիւնք ի վերայ Փղշոտոց , Մովսոս , Ասորոց և Եղովնոյ .	Բ. Թագ. Է. Ա. Մհ. ԺԷ. Աղմ: Կ. Ճ.Բ.

ԵՐԳԱՆ. Դ.

ԹՎԱԿԱՆ ԵԽ ՏԵՂԻ	ՖՀՐ ԿԱՄ ՎԱՅՈՒԹՅՈՒՆ	ԹՎԱԿ Ը. ՎԻՇ
Ն. թ. 289.	Դաւթի մարդաբիութիւնն առ Մեծի բարթէ.	Բ Թագ. թ.
1038-1037. Մեդարա.	Դաւթի կը յաղթէ Ամենացոց և Ա. սորոց.	Բ Թագ. ժԱ. Ա. Ամեց. ժՔ. Սաղմ. ի. իԱ.
1036 և 1034. Երուսաղէմ.	Ռարրոյի Պաշտրում. Դաւթի շառ. թիւնը և սպահութիւնը.	Բ Թագ. ժԱ. 1. ժԱ. 2-12, 23. 26-31. Ա. Ա. ի. 1, 3. Աղ. ՄԱ. 1.Բ. 1.Գ. ՃՊ.
1033.	Մասնկ Ազգամնի. Աթոն, երեց որդի Դաւթի, կը բանարարէ իւր քոյր թամար, Դաւթի մի միջն դաւարը Դաւթի չի պատճեր այս յանցանիքը.	Բ Թագ. ժԲ. 24. 25. ժԳ. 1-22.
1031.	Արիսոզմ կը դաւանայ և կը բնակի հօրը քով.	Բ Թագ. ժԳ. 23. 38.
1028.	Արիսոզմ կը դաւանայ և կը բնակի հօրը քով.	Բ Թագ. ժԴ. 4-7, 15-17, 8-14, 18-33.
1025.	Արիսոզմ կ'ապստամբի Դաւթի դեմ.	Բ Թագ. ժԵ. 4-12.
1024. Բաւուրիմ. Երուսաղէմ.	Դաւթի և անօր յարսցները կը փախչին. Սագովի և Արիսաթար ես կը զիկուին առպանակով. գուստ ըստ իրատուն Դաւթի կը յարի յԱրիսոզմ որպէս ովի ցուռէ Արիսովելի խորհուրդը. Ական կը խաբէ զԱրենիրամբէ. Անմէր կ'անիծ գդիտուիթ. Գուստ կը ցրուէ Արիսովելի խորհուրդը. Արիսովել կը կախէ զինք. Արիսովել կը կախէ զինք.	Բ Թագ. ժԵ. 13- 27. Աղմ. Գ. Բ Թագ. ժԶ. 4- 14. Աղմ. ի. Բ Թագ. ժԶ. 15- 23. ժԷ. 1-26.
Մանայիմ. 63 մզն ի հիւ. որենէ. Եփեմ.	Դաւթի բարեկամը կը բերեն պաշտը. մանաւանդ բերզելիք.	Բ Թագ. ժԵ. 27-29. Աղմ. Գ. ԻԲ. իԴ. ՄԵ. Գ. Ե. ԱԲ. ՃԻԳ. ՃԻԳ. Հ. ՀԱ.
Երուսաղէմ.	Արիսոզմ կը յաղթուի և կը սպահնափ ի օսկարոց.	Բ Թագ. ժԸ.
Դաւթի կը դաւանայ և կը ներէ Անմէրայ. Մենցիրաթէ կը յայսնէ Ձերայի իսպէսութիւնը. Դաւթի երախտազիրութիւնն առ Բերզելիք.	Բ Թագ. ժԲ. ի. 3. . . . Բ Թագ. ի. 1. 2, 4-26.	
1023.	Մարեկի ապստամբութիւնը (ՀԱՐԵԼ).	

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՑԱՆԿ ՍՍԽՐ ԳՐՈՅ

ԵՐԶԱՆ Դ.

ԹՐԱՎԱՆ ԾԼ ՏԵՂԻ	ԴՐԱ ՆԱՄ ՎԱՐՄՈՒԹԻՒՆՔ	ՏԵՂԻ Ա. ԴՐՈՅ
Ն. Բ. ՀՐՈ.		
1021.	ԵՐԵԲԱՆԻԿ ԱՆՁ.	Բ Թագ. ԻԱ. 1 -14.
1019.	ՎԵՐՅԻՆ պատերազմ ընկ' Փղշառացիս - Դաւթի պատարանութիւնը յաղ- թութեան համար, անօր թշնամին. Էլ կը նուաճուին.	Բ Թագ. ԻԱ. 15 -22. ԻԲ. 2- 51. Ա. Մհաց. Ի. 4-8. Աղբ. ԺԲ.
1018.	Դաւկիթ կը հպարտապիս, կը համբէ զիսրոյէլ. հարսւածը.	Բ Թագ. ԻԴ. 1 -9, 10-23 Ա. Մհաց. ԻԱ. 1 -5. ԻԵ. 23, 24. ԻԱ. 6, 7, 8-30.
1016. ԵՐԵՎԱՆԱՀԵմ.	Դաւկիթ կը պատրաստէ նիւթ, և հրա- հանդ կու ասյ Աղոստինի թէ ինչպէս պիտի շինէր տաճարը. Ագռնիսյի ապօտամբութիւնը. Աղոստին կ'օծուի և կը հրատարակուի. յաջորդ Դաւթի. Ագռնիս կը հպատակի. Դաւկիթ կը հաստատէ քահանայից կար- գերը, ավլվքն հանգերը. ՏԵՐՈՒԹԵԱՆ պաշտօնէից կարգերը.	Ա. Մհաց. ԻԲ. Գ թագ. Ա. 4-53. Ա. Մհաց. ԻՊ- ԻԶ. Ա. Մհաց. ԻԵ. 1 -22, 25-31. Ա. Մհաց. ԻԲ. 11-21. ԻԹ. 1 -23. Սաղմ. ՀԲ. Դ.Ա. ՃԽԵ.
	Դաւկիթ կը գումարէ ժողով մեծ, և կը յորդորէ ժողովը և զԱղոստն. շինե, տաճարը. Խիստաց և ժողովդեան նուէրները. Դաւթի շորհակալութիւ- նը. Աղոստն կը ճանշցուի թագաւոր.	Ա. Մհաց. ԻԲ. Գ թագ. Բ. 1-9. Բ թագ. ԻՊ. -1-7. Ա. Մհաց. ԻԹ. 26-30. Գ թագ. Բ. 10, 11.
	Դաւթի վերջին պատուէրն առ Աղո- ստն. կը իրատէ ոպաննել տալ զԲո- վոր և զԱկեմէր. Դաւթի վերջին խօ- քը. մահը.	Աղբ. Զ. Ը. Ճ. Ճ. ԺԹ. ԻՊ. ԻԴ. ԻԲ. ԻԹ. ԼԲ- ԼԱ. ԿԱ. ԿԵ. ԿԹ. ՀԲ. ՀՊ. ՂԵ. ՃԱ. Ճ. Ճ. ՃԻ-ՃԻ. ՃԻ- ՃԱ. ՃԱ. ՃԱ. Ճ.
	Դաւթի սազմուները, որ թէ երբ և ինչ առթի գրուեցան յայտնի չէ.	

ԹՎԱԿԱՆ ԵՒ ՏԵՂԻ	ԴԵՐ ԿԱՄ ՊԱՏՄԱԹԻՒՄ	ՏԵՂԻ Ս. ԳՐՈՅ
Ն. Բ. ԶԲՐ.		
	Ե. ԹԱԳԱՒԽՄՊԻՒԹԻՒՆ ՄՐՊԾՈՒԻ. Ա.Մ.Ք 40	
1016, Գարաւան. 17 մզոն . ի հիւս արեւան . Գաղ- գաղացի .	Սոզոմնիք ոզջակեցը . Աստուած կ'առա. Հարկէ Սոզոմնիք բան մը ինդրէւ . Առ- զմնն կը ինդրէ իմաստութիւն , հա- բաստութիւն և պատիւ կը յաելըւ Աստուած անոր .	Գ Թագ . Բ. 42. Գ. 4-15. Բ Մհաց . Ա. 4- 5, 6-12.
1015, Երուա- ղէմ.	Սոզոմնիք իմաստում դատաստանը . Ագոնիա և Յօվար կը մասնաւին ի մահ . Արխաթար կը հանուի պաշտօնէն . ԱԵ- մէրի կը պատուիրուի շելլեւ Երուա- ղէմէ գուրա .	Գ Թագ . Գ. 45- 28. Բ Մհ . Ժ. 13.
Տիւրաս , Մու- ր .	Սոզոմնիք բերել կու առյ նիւթ և մար- դիկ ասանարին շինութեան համար .	Գ Թագ . Ա. 4-18. Բ Մհ . Բ. 4-18.
1012, Երուաղէմ.	Մեմէր կը մասնաւի ի մահ գէթ երթա- լուն համար . Սոզոմն կ'առան կին Փարաւոնի աղ- ջիւ .	Գ Թագ . Բ. 39 -46.
		Գ Թագ . Գ. 4-3.
1012-1005, Գ Թագ . Զ. 4-37.	Տաճարին շինութիւնը .	Գ. Թագ . Զ. 4- 8, 15-36. Է. 13-50. Զ. 9- 14, 37, 38. Է. 51. Բ Մհաց . Գ. 4- 9, 3, 4, 22. 10-14. Գ. 45 Մհաց . Դ . 22. Ե. 1.
1003, Երուաղէմ.	Տաճարին նաւակատիւը .	Գ Թագ . Բ . 4- 11, 62-64, 12 -61, 65, 66. Բ Մհաց . Ե . 2-14. Է. 4-7. Զ. Է. 3, 8. 10. Մհաց . Ի. է. Ղ. Բ-Զ . Տ. է. Տ. Զ.
1002.	Սոզոմնիք ուրիշ շինուածները . Աստ- ուած ուխա կ'ընէ Սոզոմնիք հետ . Սոզոմնիք հարաւութիւնը . Տաճարին պաշտամն համար Դաւթէ գրուած կորդերը և կանոնները կը պահե .	Գ Թագ . Ե . 4- 12. Բ . 4-9. Բ Մհ . Է . 41-22. Գ Թագ . Բ . 10 -14, 15-25. Բ Մհաց . Բ . 4- 10, 12-16.

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՑԱՆԿ ՍՊԻՐԹ ԳՐՈՅ

ԵՐԶԱՆ Դ.

ԹՎԱԿԱՆ ԵՒ ՏԵՂԻ	ԴՀԿՐ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՔ	ՏԵՂԻ Ս. ԳՐՈՅ
Ն. Բ. ԶՊԲ. 4001, ԵՐԱՆԱԿԵՄ.	Սողոմնի կը բերէ Փարաւանի դաւար անոր նոր պալատը . Սողոմնի երգը .	Գ. Թագ. թ. 21. Բ. Մհ. Ը. 41. Երդ. Ա-Ը. Գ. Թագ. Դ. 1- 28, 2-19. Ժ. 26. Թ. 26-28. Ժ. 14-23, 27 -29. Բ. Մհաց. Թ. 25, 26. Ա. 44. Ը. 17, 18. Թ. 13-21, 24. Ա. 15-17. Թ. 27, 28.
	Սողոմնի մեծութիւնը .	{ Գ. Թագ. Դ. 29 -33. Բ. Մհ. Թ. 22. Ա-Գ. Ա- ԼԱ. Ե. Զ. 24 -35. Ե.
993, ԵՐԱՆԱԿԵՄ.	Սողոմնի համբաւը . այցելութիւն Սա- րայի թագուհոյն .	Գ. Թագ. Դ. 34. Ժ. 4-13. Բ Մհ. Թ. 23, 4 -12.
980-977 .	Սողոմնի կանայք կը հրապուրեն զնա ի կռապաշտութիւն . Ադադ և Ռազն կ'ելն Սողոմնի գեր .	Գ. Թագ. ԺԱ . 4-25.
977 .	Աքիս կը մարդարէանայ Յերօրսպամու- թէ Սողոմնի թագուարութիւնը պի- տի բաժնուեր . Սողոմն կը ջանայ ըս- պանել զՅերօրովամ , և Յերօրսվամ կը փախչի լոդիպասո .	Գ. Թագ. ԺԱ . 26-40.
	Սողոմն կը գրէ ժողովողը , հաւանակա- նապէս ցուցնելու համար իւր ապաշ- խարութիւնը .	Ժող. Ա-ԺԲ. Գ. -ԺԱ. 8.
976 , ԵՐԱՆԱԿԵՄ.	Սողոմնի մահը . Որդին Ռոբովամ կը յաջորդէ .	Գ. Թագ. ԺԱ . 41-43. Բ. Մհ. Թ. 29-31.
976 , ՄԻՒ-ՔԵՄ.	Ը. ԹԱԴԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԲԱԺԱՆՈՒՄԸ	
	Երբ կը թագուարութէ Ռոբովամ , ժողովուրդն Յերօրսվամոյ առաջնորդութեամբ կը ինդրէ հարկաց թեթ ևութիւն .	Գ. Թագ. ԺԲ. 4 -5. Բ. Մհ. Ժ. 4-5.
	Փախանակ անսալու ծերոց իրատուն , և ըիտառդաց իրատուն անսալով , Ռո- բովամ կը մերժէ ժողովրդեան խնդիրը .	Գ. Թագ. ԺԲ . 6-15. Բ. Մհ . Ժ. 6-15.

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՑԱՆԿ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ

ՇՐՋԱՆ Դ.

ԹՈՒԹԱՆ ԵԽ ՏԵՂԻ	ԴՀՊՐ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹԱՆՔ	ՏԵՂԻՔ Ա. ԳՐՈՅ
ՆԱԽ ԴԱՆ ԶԱՐ.	Տառն ցեղք կ'ապստամբին . Յուդա և Բնենիամին կը յարին Ռորովման , և կը կազմն Յուդայի թագաւորութիւնը .	Գ Թագ . ԺԲ . 16-19. Բ ՄՆ . Ժ 16-19.
	Տառն ցեղք կ'ընն զիրորովմամ իրենց թագաւոր , և կը կազմն խրոյելի թագաւորութիւնը .	Գ Թագ . ԺԲ . 20.

ՇՐՋԱՆ Ե.

ԽՈՂՈՄՈՆԻ ՄԱՀԵՆ ՄԻՆՉԻՆ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻՆ
ՓԱԿՈՒՄԸ*

Ա. ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵՐԿՈՒ ԹԱԳԱՎԱՐՈՒԹԵԱՆՑ

Ց Խ Դ Ա	Ն. Դ. Հ Բ.	Խ Ր Ա Ց Ե Լ
Ռորովմամ կը թագաւորէ 17 տա- րի . Գ Թագ . ԺԴ . 21. Բ ՄՆ . ԺԲ . 13.	976	Ցերարավամ կը թագաւորէ 22 տարի մայրաքաղաք կ'ընէ ըլ Ակոքէմ . Գ Թագ . ԺԲ . 25.
Ռորովմամ կը պատրաստուի յար- ձակել տառն ցեղից վրոյ . Աե- մայիս կ'արդելու զնա . Գ Թագ . ԺԲ . 21-23. Բ ՄՆ . ԺԱ . 1-4.	974	Ցերոյովմամ կը կանոնէ ոսկեղեն, ութեր ի գոն և ի Բ թէլ . և կը յանցիմանուի Աստուծոյ մարգարէէն . Գ Թագ . ԺԲ . 26 -33. ԺԳ . 4-10.
Ռորովմամ կ'արդացուն իւր թա- գաւութիւնը . Խորոշիլի քա- հանոյք և Ղետացիք կո- տան անոր . Ռորովմամու ըն- առնիքը . Բ ՄՆ . ԺԱ . 5-23.		Ցեթելի ծեր մարգարէէ մը խար- ուելով . Աստուծոյ մարգարէն անհնազանդ կը գանուի Տերո- ջը խօսքին , և կը սպանուի ա- սիւծէն . Գ Թագ . ԺԳ . 41-32.
Ռորովմամ և Յուդայի կոտ- պաշտութիւնը . Գ Թագ . ԺԴ . 22-24. Բ ՄՆ . ԺԲ . 1.	973	Արթերը փոխ առնուած էին Ե- ղիպտոսէ , ուր ընտկած էր Ցերորովմամ .
Անոնկ կը կողովատէ Երուսաղէմ . Գ Թագ . ԺԴ . 25-28. Բ ՄՆ . ԺԲ . 2-12.	972	Երկից կը խրատուի Ցերորովմամ . Աստուծոյ մարգարէն և Աքբա- յէ , և տակաւին կը յամառի իւր կատաղաշառթեան մէջ . Ցերորովմամ ժաշատուան նպատա- կանից այս որթերը . Ասաց զա- տիչ նաև էր բառ հրետիւն զա- տիչն որ էլ յուրաքանչեր Երան-
Բարք և մահ Ռորովմամ . Գ Թագ . ԺԴ . 21, 29-31. Բ ՄՆ . ԺԲ . 13, 14-16.		
Արիս կը թագաւորէ 3 տարի .	958	

*Նոր թագաւորաց անունները պատւած են հայ գոթացի գրով .
610

ՇՐՋԱՆ Ե.

ՑՈՒՑԱ	Ն. Ք. ԶԵ.	ԽՄԱՑԵԼ.
Գ. Թագ. ԺԵ. 1, 2, 8. Բ. ՄԻ ԺԳ. 1, 2. Արիս կը յաղթէ Յերոբավամնւ. Բ. ՄԻնաց. ԺԳ. 3-21. Արտե լուսիւն նու:		Դեմ, և Խորյժէ բառ ցեղեց Երե էրն, Բայց է և ենթանէ եւս- պարու էրծանան Խորյժէ Բա- րուրունիւն:
Բարք և մահ Արիսյ. Ասա կը թագաւորէ 41 ամրի. Գ. Թագ. ԺԵ. 3-10. Բ. ՄԻնաց. ԺԳ. 22. ԺԴ. 4.	957 956	Արիս կը յանդիմանէ զթերո- ւամ. Գ. Թագ. ԺԳ. 33, 34. ԺԴ. 4-18.
Ասո կը թողու կատաշաւու- թիւնը, և կ'ամրացնէ իւր թագաւորութիւնը. Գ. Թագ ԺԵ. 11-15. Բ. ՄԻնաց. ԺԴ. 2 -8. ԺԵ. 16-18.	955	Յերոբավամ կը մեռնի. Նազար կը թագաւորէ 2 ամրի. Գ. Թագ. ԺԵ. 19, 20. ԺԵ. 25, 26.
Ասոյի յաղթութիւնն եթով- պացւոց վրայ. Բ. ՄԻնաց. ԺԴ. 9-15.	953	Նագար կը սպանուի մօտի Գա- րաթռն. Բասար կը թագա- ւորէ 24 ամրի. Գ. Թագ. ԺԵ. 27-34.
Ասո բատ խրատուն Ազարիսյ. ուխու կ'ընէ Ասուծց չեա. Բ. ՄԻնաց. ԺԵ. 1-15, 19.	951	
Ասո կը կաշառէ զթենագատ, արբայ Ասորոց, յարձակել Բասայի վրայ. Գ. Թագ. ԺԵ. 16-22.	944	
Ասո թենագադայ ապաւինելուն համար յանդիմանուելով Ա- նանիէ, կը բանտարկէ զԱնա- նի. Բ. ՄԻ. ԺԶ. 7-10.	942	
Ասոյի բանտարկունուն լուսոց Ասորոց հեր, և բանտարկին զարդարին ողջոյց իւ անը լու- նանան:	941	ՄԻնչ Բասար կը վիճէր զՈւամա, յարձակում կրեց Ասորոց թագաւորէն. Բ. ՄԻ. ԺԶ. 1-6.
Ասո բանտարկուն լուսոց Ասորոց հեր, և բանտարկին զարդարին ողջոյց իւ անը լու- նանան:	931	Բասար կը յանդիմանուի Յէսւէ, կը մեռնի, և կը թագաւորէ իւլ 2 ամրի, Գ. Թագ. ԺԶ. 4-8.
	930	Եւլ կը սպանուի: Զամբրի կը թագաւորէ 7 օր. կը ընդէ Բա- սայի տունը: Ամբի կ'ընտրուի թագաւոր: Զամբրի կը սպան- նէ զինք. Գ. Թագ. ԺԶ. 9-20.

ԵՐԳԱՆ Ե.

ՅՈՒՂԱ	Ն. Ք. 29.	ԽՐԱՑԵԼ
Առա կը մեռի, Յավսափատ կը թագաւորէ 25 տարի. անոր բարեպաշտութիւնը և յաջութիւնը. Գ Թագ. ԺԵ. 23, 24. ԻԲ. 41-47. Բ ՄԵ. ԺԶ. 11-14. ԺԷ. 1. Ի. 31-33. ԺԷ. 2-19. Բաղդատէ 6 և ի. 33 համարները :	926	Ամրի կը թագաւորէ 12 տարի, թարնիի հետ քաղաքական պատերազմի 6 տարին մէկտեղ հաջուելազ. Ամրի կը չենէ զլաւարիս. Գ Թագ. ԺԶ. 21-26.
Յուղետու դժ օդուն եւու դուս նուցնին նուն ընդ Աւոյնիս զբոյ դուստրէ Գոմիզիս ուսու ին իւր որդուն Յիրունիւն: Աւոյն յառաջ իւր Յուղետու ուրած ունդն է Իւրուն, որ ժիւ հայ դուստր դժուն ըստ անու հահ սահնէ:	917 914	Ամրի կը մեռի Երիբով: Աքայար կը թագաւորէ 22 տարի: Յիւլ կը շնէ զիրիբով, և կը բերէ իւր վրայ Յետուոյ անէծքը. Գ Թագ. ԺԶ. 27-34. Դ. թագ. ԺԶ. 25. Բարդուրէ ՄԵ+ Զ. 16. Գ թագ. ԺԶ. 34. ՅԵ. Զ. 26.
Յուղետու կը մարգարէ Եանոյ սով. կը յարուցանէ սյրւշն որդին. Բահազդի մարգարէներան հետ կը մրցի: Եղիսէ մարգարէ. Գ Թագ. ԺԷ-ԺԹ. և	910է մինչև	906
Յուղետու կը մարգարէ զՍամամարիս: Ասորիկ երկից կը յաղթուին: Աքայար կը յանդիմանուր: Գ Թագ. Ի.	902 և	901
Աքայար կը յափշտակէ հարավ-թայ սյրին: Եղիս կը յանդիմանէ զԱքայար. Գ Թագ. ԻԱ. Աքայար պատերազմ կ'ընէ Ասորւոյ գէմ, և կը սոցանուր ըստ մարգարէւթեան Միկեպոյ: Ուրզիս կը թագաւորէ, Գ Թագ. ԻԲ. 1-35, 36-40, 51-54.	900	898
Յուղետու կը յանդիմանուր Յեռէ միաբանելուն համար ընդ Աքայարու: Յովսափատ պյացելութեան կ'ըլլէ իւր երկին մէջ, կը յորդորէ դատարուները, ևն, հաւատարիմ ըլլալ. Բ Մհաց. ԺԹ. Սաղմ. ԶԲ.	897	Ա-վ. Ճժի. և ԽԶ: Մ-րէտ-էւց բուրութեւ: (Ն-ո-ն-ի.) Ա. թագ. Ժ. 40. ԺԹ. 20. Դ. թագ. Բ. 2, և թագ. Խւ և իւրին ոյն ժամանակ բաղմանին իրաւուկու սուսաց:
Յովսափատ կը միաբանի Ուրոզիսը հետ. կը յանդիմանուր և անօր նաւերը ըլլ իսրտակին, և Յովսափատ չը զկը նորէն նաւեր հանել Ուրոզիսը հետ միաբանութեամբ. Գ Թագ. ԻԲ. 48, 49. Բ ՄԵ. Ի. 35, 37.		

ԵՐՁԱՆ Ե.

ԵՌԻԴԱ	Ն. Ք. ԶՔ.	ԽՐԱՅԻՆ.
Յետոյ միաբանեցաւ Յովլամայ հետ Սովորու գէմ, և հա- զիւ Հրաշքով աղատեցաւ . Դ թագ. Գ.		Ոքողիս կը հիւանդանոյ , եւ զրկէ հարցունել ճանճիկ առ- առծցյն , և կը յանդիմանուի Եղիսյէ . Յովլամ , եղրայր Ո- քողիսյ , կը թագաւորէ 12 ապրի . Դ թագ. Ա. Գ. 4-3 :
Բ ՄՆ. Ի. 13. ուն և Յ-ԱԸ Բ. 16.		Եղիս կը փոխուի . Եղիսէ կը ճանչցուի անոր յաջորդ . Ե- ղիսէի Հրաշքները . Դ թագ. Բ .
	896	Յովլամ միանալով ընդ Յովլա- մասու Եղոմնյեցոց գէմ , կը վանէ զՄովլաբ . Դ թագ. Գ. 4-27.
		Եղիսէ կը բաղմացունէ այրի կը- նաջ իւզը , և կը խոստանայ որդի Սունամացոյն . Դ թագ. Գ. 4-17 :
	893	Եկեման կը բժշկուի . Դ թագ. Ե .
	892	Եղիսէ կը լողացնէ երկաթը . Ա- սորոց թագաւորին խորհուրդ- ները կը զրէ , և անոր զուրը կը զարնէ կուրութեամբ . Դ թագ. Զ. 4-23.
	891	Բենագատա կը պաշարէ զԱսմա- րիս . Կըլայ սով սաստիկ . առատաթիւն Կ'ըլայ Ասոր- ոց յանկարծ փախտեամբ . Դ թագ. Զ. 24-33. Ե .
	890	Եղիսէ կը յարուցանէ այրի կնոջ որդին . ուրիշ Հրաշք . Դ թագ. Գ. 18-44. Բ. 4, 2.
		Դ թագ. Դ. 4 : Այս և Երան- աներու հրայտ Եղիսէ . Եղի- սէ բարձուն եր մե հրայտ : Բառան- անետ էլ բնէ Դ. 18 համըց Դ. 17 և Երց , Բոյ յայտնէ ե Բե- ռանց Գլ և իբ իբ երիւն բառան- անց :
	889	Մինչև
	887	
Մահ Յովլամասու . Յովլամ , կը թագաւորէ 8 ապրի . անոր չար և խռավոյի թագաւորու- թիւնը . Եղիսյի համակը , որ դրուած էր անոր վերանայէն յառաջ , կու գայ առ Յով- լամ . Դ թագ. ԻԲ. 46, 50. Դ թագ. Բ. 17-22. Բ ՄՆ. Ի. 34. ԻԱ. 4-18.	886	
Ոքողիս կը սկսի թագաւորել իրեն տեղադահ իւր հօրը . Դ թագ. Բ. 29.		

ՇՐՋԱՆ Ե.

ՏԸՆԹԱ	Ն. Ք. ԶԲ.	ԽՐԱՅԵԼ
Մահ Յավումայ : Աբովիա կը թագաւորէ տարի մը . անոր յոսի թագաւորութիւնը . Դ թագ. Ը. 23-27. Բ Մ. ԻԱ. 19, 20. ԻԲ. 1-4.	885	Առևամացւոյն դարձէ : Ազայէլ կը սպաննէ զբնագատա , և կը թագաւորէ Անորոց , ըստ կանոնացութեան Եղիսէի . Դ թագ. Ը. 3-15.
Աբովիա կը միաբանի Յավումայ հետ Ազայէլի գէմ , և յետոյ այցելութիւն կընէ անոր Յեղ լոյէլ . Դ թագ. Ը. 28, 29.	884	Յավումայ վիրաւորուելով Ասորոց գէմ պատերազմին մէջ , կ'երթոյ Յեղայէլ . Բ Մհաց. ԻԲ. 5, 6.
Աբովիա կը սպանուի Յեռւէ . Բ Մ. ԻԲ. 7-9.	886	Յեռւէ կ'օծուի . Դ թագ. Բ. 1-13.
Գարայիա կը յափշտակէ աթառ ն տարի : Յավում որդի Աբովիայ կ'ազանի . Դ թագ. ԺԱ. 1-3. Բ Մ. ԻԲ. 10-12.	883	Յավում կը սպանուի Յեռւէ , Դ թագ. Բ. 14-28.
Յավաս կը թագաւորէ 40 տարի . Գոթազիա կը սպանուի . Դ թագ. ԺԱ. 4-12. Բ Մհաց. ԻԴ-ԻԴ. 3.	877	Յեռւէ կը թագաւորէ 28 տարի . կը սպաննէ զեկուրէլ , Աբայարուս որդիքը , Աբովիայի եղբայրները , և Բահազպի երկրպագուները . Դ թագ. Բ. 30-37. Ժ. 1-31.
Յավաս կը նորոգէ տաճարը . Դ թագ. ԺԲ. 4-16. Բ Մ. ԻԴ. 4-14.	860	Ազայէլ կը նեղէ զիսրայէլ . Դ թագ. Ժ. 32, 33.
Յավաս կը մահաւի մահը . Բ Մ. ԻԴ. 15, 16.	855	Մահ Յեռւոյ : Յավասազ կը թագաւորէ 17 տարի . Դ թագ. Ժ. 34-36. ԺԳ. 1, 2.
Յավասազ մահը . Բ Մ. ԻԴ. 17-24.	850	Յավանու պատմութիւնը . Յավ. Ա-Դ.
Յավաս և ժողովուրդը կ'իշխան կոազաշտութեան մէջ . Զաքարիա կը յանդիմանն զանանք և կը սպանուի տաճարին դաւթին մէջ (բղդ. Մատթ. ԻԴ. 35.) Ասորիք կ'արշաւեն Յուդայի երկիրը . Բ Մ. ԻԴ. 17-24. Դ թագ. ԺԲ. 17, 18.	849	Ասուած կը մահնէ զիսրայէլ . Ազայէլի և Բնեագագայ , և կ'ազանէ . Դ թագ. ԺԳ. 1-7.
Յավաս կը սպանուի իւր ծառաւներէն : Ամասիա կը թագաւորէ 29 տարի . Դ թագ. ԺԲ.	842	Յավաս կը սկսի թագաւորէլ Յավասազու հետ միաբանութեամբ . Դ թագ. ԺԳ. 10.
	841	
	840	
Յավաս և ժողովուրդը կ'իշխան կոազաշտութեան մէջ . Զաքարիա կը յանդիմանն զանանք և կը սպանուի տաճարին դաւթին մէջ (բղդ. Մատթ. ԻԴ. 35.) Ասորիք կ'արշաւեն Յուդայի երկիրը . Բ Մ. ԻԴ. 17-24. Դ թագ. ԺԲ. 17, 18.	838	Յավաբազու մահը : Յավաս կը թագաւորէ 16 տարի : Ամօելութիւն կ'ընէ Եղիսէի , որ կը
	614	

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՑԱՆԿ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ

ՇՐՋԱՆ Ե.

ԾԱՀԱՅ	Ն. Ի. ԶԲ.	ԽՐԱՅՔ.
19-21. ԺԴ. 1-6. Բ ՄՆ. ԻԴ. 25-27. ԻԵ. 4-4.		Խոստանայ անոր երեք յաղ- թութիւն։ Ազայէլ կը մեռնի. Դ թագ. ժԳ. 8, 9, 11, 14- 19, 22-24.
	838	Եղուէ կը մեռնի։ Մեռած մար- մին մը կը նետուի Եղիսէի գե- րեզմանը և կը յառնէ։ Դ թագ. ժԳ. 20, 21.
	836	Յովան երիցո կը զարնէ Ասորի- ները։ Դ թագ. ժԳ. 25.
Ամասիա կը զարձէ զօրը իսրա- յալցիներէն իդամի գէմ օդ- նութեան համար, բայց մար- դարէի մը հրամանաւ եա կը զրկէ զանոնք . Բ ՄՆ. ԻԵ. 5-10.	827	Խորոյշի զօրքը զըրո Ամասիա արձակած եր՝ կը կողապահն Յուդայի քաղաքները ի դար- ձին իւրեանց . Բ ՄՆ. ԻԵ. 13.
Ամասիա կը զարնէ իդամայիցի- ները և կը պաշտէ անսնց աս- աւածները . Բ ՄՆ. ԻԵ. 11. Դ թագ. ժԳ. 7. Բ ՄՆ. ԻԵ. 12, 14-16.		
Ամասիա կը դրաւէ ի պատե- րազմ իսրայէլի թագաւորը, և կը բանուի անկէ գերի . Դ թագ. ժԳ. 8-14.	826	Յովան կը յազթէ Յուդայի թա- գաւորին, և կը կողապահ աս- աւը . Բ ՄՆաց. ԻԵ. 17-24.
	823	Մահ Յովանու . Յերարափատ Բ. կը թագաւորէ և ասրի, կը դրձէ չար . Դ թագ. ժԳ. 12, 13. ժԳ. 15, 16, 23, 24.
	822	Յերսորավամ եա կ'աւանու իսրա- յալի ծովեզրը, ըստ բանին Յովանու . Դ թագ. ժԳ. 23 -27.
Ամասիա կը սպանիւի . Ողիա կամ Ազարիա կը թագաւորէ 52 տարի . Զովքարիայի կենդա- նութեան ատենը կը թագա- ւորէ աղէկ . Դ թագ. ժԳ. 17 -22. ժԵ. 1-4. Բ ՄՆաց. ԻԵ. 23. ԻԶ. 15.	808 ԷՆ մինչ 800	Ովսէէ իւր առաջին մարդարէու- թիւնը կ'ընէ ատոն յեղից . Ովս. Ա-Թ.
Լոյնուուր և ոյւ Դ թագ. ժԳ. 28 եւ երւէ և բան Անէ Ե. 10-19.	793	Ամազ կը մարդարէանայ պա- տուհան շրջակոյ ազգաց գէմ, և ընդէմ իսրայէլի և Յու- դայ . Ամազ . Ա-Թ.
Ոզիսի զրաց բազմանալուն վր- բոյ Յովիէլ կը մարդարէանայ/ Յուդայի անկումը . Յովիէլ Ա-Դ	787	Ա. 3, ու- Դ թագ. ժԳ. 9. ՀՀ. 6, ու- Դ թագ. ժԲ. 8. Ա. 8, ու- Բ ՄՆ. ԻԶ. 6. համէ 11,

ՀԱՄԱՍԿԱԳՐԱԿԱՆ ՑԱՆԿ ԱՌԵՎՐ ԴՐՈՒՅԹ

Georgi B.

ԱՐԴՅՈՒՆ	Ն. Բ. ԶԻ.	ԽՈՐԵՑԻ
Արեւ բարից որոշոք անունից է և նշանակվում է Առաջապես բառ անդամագիտական ուղղության ուղղը, (ՀՀ. 4. ու Պ. թագ. ի Ա. 1.) անոնց զարդին եւ բարձրագույն արժիք զարդարական ուղղության ուղղը, և անոնց գրիտառը լուսաւ այսուհետ անունը Առաջապես, Բարձր անդամին դրէ հազվածեն ընդունակություն է իրենց գլուխությունը Արագակությունը, համար անդամագիտական ուղղության ուղղը, Առաջապես գլուխությունը կամ Արագակությունը, համար 41. հիմ. 7, ու Պ. թագ. Ժ. թի. 35.	783	Դիւ թու. ի. 14. Ե. 27, Դիւ Դ. թագ. Ժ. թի. 32. Ժ. Ե. 6. Մահ թերութամբու . Դ թագ. Ժ. թի. 28, 29. Մերժական-մասայ անդրէնալունինա : Խորոյիկ վիճակն անակերպութեան ատենը : Ովսէէ կը մարդարէանայ պատուհաս . Ովս . Դ.
Աղաքարիք , չորրորդ ի Ցէւսայ , կը թագաւորէ կեց ամիս : Սեղ- զում կը սպաննէ զնա . Դ թագ. Ժ. Ե. 8-12.	771	
Մերզում կը թագաւորէ ամիս մը : Մանայիմ կը սպաննէ զնա . Դ թագ. Ժ. Ե. 13-15.	770	
Մանայիմ կը թագաւորէ 10 ամ- րի . Դ թագ. Ժ. Ե. 16-18.		
Ասորեստանի թագաւորը Փուղ կու գոյ խորոյիկ վրայ , և կոշառով եա կը գտանայ . Դ թագ. Ժ. Ե. 19, 20.	769	
Փակէ կը զարդուի բորսութեամբ քահանայի պաշտօն վարելու յանդամենաւն համար . Յովո- թամ ինամակալ տէրութեան . Դ թագ. Ժ. Ե. 5. Բ Մ. իջ. 16-20, 21.	765	
Մահ Առաջապես . Փակէիս կը թագաւորէ երկու տարի . Դ թագ. Ժ. Ե. 21-24.	761	
Փակէէ կը սպաննէ զփակէիս : Փակէ կը թագաւորէ 20 ամ- րի . Ժ. Ե. 25-28.	759	
Եսայի տեսլեամբ կը կարգուի ի պաշտօն մարգարէութեան . Կը մարգարէանայ Քրիստոնի թա- գաւորութիւնը , և ժողովր- դեան պատուհաս իրենց մե- զաց համար . Ես. Ա. 1. Զ. 2-5.	757	
Մահ Ողիսյի . Յովարամ կը թագաւորէ 16 տարի . անոր յաջողութիւնը . Դ թագ. Ժ. Ե. 6, 7, 32-35. Բ Մ. իջ. 19. 22. 23. ի Ա. 4-6.	756	Մահ Առաջապես . Գոյություն կը յանդիմանէ Յուդայի շարութիւնը . Միկ Ա. 2.
Մահիս կը յանդիմանէ Յուդայի շարութիւնը . Մահ Ա. 2.	753	Դիւ թու. ի. 14. Ե. 27, Դիւ Դ. թագ. Ժ. թի. 32. Ժ. Ե. 6. Մահ թերութամբու . Դ թագ. Ժ. թի. 28, 29. Մերժական-մասայ անդրէնալունինա : Խորոյիկ վիճակն անակերպութեան ատենը : Ովսէէ կը մարդարէանայ պատուհաս . Ովս . Դ.

ԾՐՁԱՆ Ե.

ՕՌԴԱ	Ն. Ք. ԶԲ.	ԽՐԱՑԵԼ
Ասորիք և Խորայէլ կը նեղեն ըզ Յուղա. Մահ Յաղաթաման. . Դ. Թագ. ԺԵ. 36-38. Բ Մհաց. Իլ. 7-9.	742	Ես. Է. 16, ԴԻ. Դ ԹԱ- Տ. 29. Ես. Ը. 4, Հ-ըդու ԳԵՒԾ, Ա-ին- չը համար-է ԳԵ. ԴԻ. Յ-Շ. Ժ-Շ. ԺԳ. 48. Իլ. 17. ՄԻ. Ա. 5, ԴԻ. Դ ԹԱ- Տ. 32. ՄԻ. Ա. 13, ԴԻ. ԵՐԵ. Լ. Դ. 7.
Աքազ կը թագաւորէ 16 առրի, Դ. Թագ. ԺԶ. 1-4. Բ Մհ. Իլ. 4-4.		
Փակէէի և Ուստինի արշաւանքը. Այս առժիւ Խոպի կը մար- դարէանոյ, և կը յանդիմանէ զԱքազ Ասորեստանի հետ դաշնակից ըլլալուն համար. Դ. Թագ. ԺԶ. 5. Ես. Է. Թ. Ժ. 1-4.		
Եսայի կը մարդարէանոյ Դամնառ. Կոսի և տասն ցեղերուն կոր- ծանումը. Ես. ԺԷ.	740	Ես. ԺԷ. աես Դ Թագ. ԺԶ. 9. ԺԸ. 11.
Ասորիք և Խորայէլ կ'աւերեն ՊՅՈՒԴ. Խորայէլ ես կը դար- ձունէ գերիներն ըստ իրա- տուն Ովգեղի. Բ Մհ. Իլ. 5-15.	740	Թագդաթ-փազասար կ'աւերէ ըզ Գաղայադ, Գալիկիս և Նաֆ- թալիմ, և բնակիչները կը տանի գերի ԱԱսորեստան. Դ. Թագ. ԺԵ. 29.
Բանամլը կը յարձակին Աքազու վայ, Աքազ կը վարձէ անոնց դէմ զթագզաթ-փազասար, Ա- սորեստանի թագաւորը Աբգի- ռ և Խոպի. Դ. Թագ. ԺԶ. 6-9. Բ Մհ. Իլ. 16, 21, 17-20. Աբգ. Ես. Ա. 2-31. Իլ.	740	Ես. Ե. 21, ԴԻ. Բ ԹԱ- Տ. Է. 20.
Աքազու սրբազնութիւնը և կառապաշտութիւնը. Բ Մհաց. Իլ. 22-25. Դ. Թագ. ԺԶ. 10 -18. Ովշ. Ե. 6.	738	Ովտէ կը սպաննէ զփակէէ, Դ. Թագ. ԺԵ. 30, 31.
Մահ Աքազու. Դ. Թագ. ԺԶ. 19, 20. Բ Մհ. Իլ. 26, 27. Ես. ԺԳ. 28-32.	730	Խնամեայ աւերենը-թիւն. Ովտէ կը թագաւորէ 9 առրի : Ասորեստանի թագաւորը Սազ- մանասար կ'արշաւէ Ովտէէի երկիրը, և կ'ընէ զնա հարկա- տու. Դ. Թագ. ԺԷ. 4-3.
Ես. ԺԳ. 2-32, հովուս-է Փաւ- ուցոց, ԴԻ. Բ Մհ. ԻԶ. 6. Ա- սոյք որ նաւունէ եր զնանէ մուռ եր. Բայց իբրև այս բո- նին եւու յու, Եղիկո ուխտէն	726	
Մահ Աքազու. Դ. Թագ. ԺԶ. 19, 20. Բ Մհ. Իլ. 26, 27. Ես. ԺԳ. 28-32.		
Եղիկո կը թագաւորէ 29 առ. րի. Դ. Թագ. ԺԸ. 1, 2. Բ Մհ. Իթ. 4.		

ԺԱՄԱՆԱԿԱԴՐԱԿԱՆ ՑԱՆԿ ՑՈՒՐԲ ԳՐՈՅ

ԵՐՃԱՆ Ե.

ՑՈՒՐԲ	Ն. Ք. ԶՐ.	ԽՐԱՑԵԼ
Եղեկիայի ձեռքը բարեկարգութիւն . Դթագ. Դլ. 3-6. Բ Առ. 10. 2-36. Լ. 31.		Ես զարդեր զանան . Դ. Բագ. Ժլ. 8.
Մազար կը յանդիմանուի . Ես . Ժլ. 16.		Ես . Ժլ. Ազգահանդէ Յետ Աշ- էստան իւրանունէ և է գուշտիւն . Ար- և բացացաց իւրա և որուն նո- րուն էրեն հուն . Ժջ. 1 : Տե- Դ. Բագ. Դ. 4 :
Մէրեա կը քաջալերէ Եղեկիայի բարեկարգութիւնը . Մէր . Գ. - Ե.		Տե- Ես Երեւ. Իջ. 18. Մէ. Գ. 9.
Եղեկիայի յաջողութիւնը . Դ Բագ. Ժլ. 7, 8.	723	Ապղմանասար կու գոյ Ովսէէի վըայ . Ովսէէ կը բանտարկուի հարկը չառյուն համար : Ովսէէ մարգարէ կը մարգարէանայ տան ցեղերուն գերութիւնը . և կը յորդորէ յազաշխարութիւն . Դ. Բագ. Ժլ. 4 : Ովս- է- ժի.
Տան ցեղից դարձին վրայ մար- դարէւթիւն , պատուհան Ե- դիպառի , նոյն Եդիպառի և Ասորեստանի դարձը . Ես . Ժլ. 49.	723	Ապղմանասար կը պաշարէ զԱմ- մարիա . Դ. Բագ. Ժլ. 5. Ժլ.
	721	Տան ցեղից կը պարուին գերէ Ասորեստան . Դ. Բագ. Ժլ. 6-23. Ժլ. 10-12.

Բ. ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՑՈՒՐԱՑԻ ՄԻՒՆՉԵԼԻ Ի ԳԵՐՈՒԹԻՒՆՆ .
ԱՄՔ 114

ԲՈՒԺԱՆ ԵՒ ՑԵՐ.	ԴՀԱՐ ԿԵՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ	ՑԵՎԱՐ Ա. ԳՐՈՅ
715.	Տիւրոս կը յանդիմանուի . Ես . ԻԳ. Ա- սորեստանց արշաւանաց վրայ մար- դարէւթիւն .	Ես . Ժ. 5 . Ժ. 27.
714.	Մարգարէւթիւն Յուգայի գերութեան . և դարձին վրայ , այլօքն հանդիք .	Ես . ԻԳ. Իջ. 17, 18. Իլ.
713. Հրէաստան .	Եսայի կը մարգարէանայ Ասորեստանի յարձակումը . և Բարեկարմի հարծանու- մը . Սենեկերիմ կ'ելէ Յուգայի վրայ . բայց հարկ առնլիք կը հաշառի և ետ կը դառնայ . Եսայի կը յանդիմա- նէ զեդիպառ և կը զգուշացնե զե- րուստէմ .	Ես . Իլ. 1-14 . Իլ . Դ. Բ Մանց . -16. Բ Մանց . ԼԲ. 1-8. Ես . ԼԶ. 1 . Ի . 29-31.

ԵՐՋԱՆ Ե.

ԹՐԱՎԱԿԱՆ ԵՒ ՑԵՂԻ	ԴԵԳԻ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՔ	ՑԵՂԻ Ս. ԳՐՈՅ
ՆԱԽ ԻԱԽ ԶԲԲ.		
ԵՐՈՎԱՆԱՂԵՄ.	Եղեկիոյի հիւանդութիւնը . անոր գո- հութեան երգը . Եսոյի կը մարդարե- անայ Գրիսոսի թագաւորութեան բարիքը , և Ախոնի թշնամիներուն գո- տասաանը .	Դ թագ . ի . 1- 6, 8, 9-11, 7. Ես . լ. 1-6, 22, 7, 8, 21, 9-20.
712 .	Նառամ կը սպառանայ նինուէրի .	Բ Ան . լ. 24.
712 .	Եղեկիս պարծանք կը ցուցինէ իւր գան- ձը Բարելոնի գեղաններուն , Եսոյի կը մարդարեանայ Բարելոնեան գերու- թիւնը .	Ես . լ. 1-16. Նառ . Ա . 9. Դ թագ . ի . 12- 19. Ես . լ. 8. Բ Անաց . լ. 8. 25, 26.
ԵՐԵՎԱՆԱՂԵՄ.		Դ թագ . ԺԲ . 17-37, 26-28. ԺԲ . 1-37 . Անզմ . ԿԴ . ՀԳ . ՀԵ . ՀԶ . Ես . լ. 9 . 11- 22. Լ. 1- 38.
711 .	Երկրորդ արշաւանք Անելքերիմայ . Աե- նելքերիմայ զօրաց սատակումը .	
ՀՐԵՎԱՆԱՆ		
710-699	Այլ և այլ մարդարեութիւնք Եսոյ .	Ես . 1-42. ՄԵ . 3-9.
697. ԵՐՈՎԱՆ- ՂԵՄ.	Եղեկիոյի հարստութիւնը . անոր մահը . Մանսոս կը թագաւորէ յիսուն և հինգ տարի . անոր սոսկալ տմբարը- տութիւնը . մարդարէք կը սպառնան Աստուծոյ պատուհառ . Եսոյի կը մարդարեանայ Սեբեոյի գե- րութիւնը .	Դ թագ . ի . 20- 21. ԻԱ . 1-16. Բ Ան . լ. 8 . 27- 33. ԼԳ . 1-10. Ես . ի. 15-25.
678 .	Փոխանակ իօրայելացւոց Սամարիս բեր- ուած հեթանոս ազգերը նեղուելով առիւծներէ . կը ջնան հրէւոթեան և կոստայշառութեան իսառն կրօնք .	Դ թագ . ԺԵ . 24-41.
Սամարիս .	Մանասէ կը տարսի գերի Ասորեսաանի թագաւորէն . անոր գարձը և արձա- կումը . Մանասէ կը ջնէ կոստայշառ- ութիւնը .	Բ Ան . ԼԳ . 11- 17.
677 .	Մանասէի մահը . Աման կը թագաւորէ երկու տարի . անոր ամբարշառութիւ- նը .	Դ թագ . ԻԱ . 17-22. Բ Ան . ԼԳ . 18-23.
Բարելոն .		Դ թագ . ԻԱ . 23-26 . ԻԲ . 1, 2.
642 .	Աման կը սպանուի իւր ծառաներէն . Յավիտ կը թագաւորէ 31 տարի .	Բ Անաց . ԼԳ . 21, 25 . ԼԴ . 1, 2.
ԵՐԵՎԱՆԱՂԵՄ.		
640 .		

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՑԱՆԿ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ

ԵՐԶԱՆ Ե.

ԹՈՒԱԿԱՆ ԵԽ ՏԵՂԻ	ԴՀԳԻ ԿԱՄ ՊԱՏՈՒԹԱՒՆՔ	ՏԵՂԻՄ Ա. ԳՐՈՅ
ՀԱՅ ՔԱՅ ԶԲՄ.		
634.	Յովսիա իսպառ կը ջնջէ կռապաշտութենը.	Բ ՄՆ Լ. Դ. 3-7.
628.	Երեմիա կը կոչուի . կը յանդիմանէ զշըրեալոց իրենց մեղաց համար .	Երեմ. Ա. 2. Գ. 4-5.
623.	Յովսիա կը սկսի նորոգել տաճարը : Օ-րինաց գիրքը կը գտնուի , Յովսիա կը հարցունէ զլողտ . կին մարդարեն . Հըրապարական կարգալ կու առյ նոր գտնուած օրէնքը , և կը նորոգէ սւխարը .	Դ Թագ. ԻԲ. 2 -20. ԻԳ. 4-3. 4-20.
Երուառաղէմ.	Յովսիա կը քարոզէ ապաշխարութիւն .	Բ ՄՆ. Լ. Դ. 8. 28-33.
623.	Յովսիա մեծ շքեղութեամբ կը կատարէ զատիկը .	Սոփ. Ա. , Բ. , Գ. Դ Թագ. 19. 21 -27. Բ ՄՆ. Լ. Դ. 4-19.
622.	Յովսիա մեծ շքեղութեամբ կը կատարէ զատիկը .	
Երուառաղէմ.		
612.	Երեմիա կը յանդիմանէ ժաղվուրդն իրբեւ ուխագրութ , և կ'ոզբայ դալու գերութիւնը .	Երեմ. Գ. 6-11. 12-25. Դ. Զ.
612.	Ամակում կը մարդարեանայ պատուհան .	Ամբ. Ա. -Դ.
612.	Երեմիա կը յորդորէ ժաղվուրդն յապաշխարութիւն , և կ'ոզբայ անոնց մոտալուտ արէազը .	Երեմ. Ե. -Փ.
610.	Երեմիա կը յիշնցնէ ժաղվուրդեան Յովսիայի ուխարը .	Երեմ. Ժ. Ա. , Ժ. Ե., Ժ. Բ. Դ Թագ. ԻԳ. 29, 30, 28, 30ի մերջին մոռը . 31, 32.
609.	Յովսիա կը սպաննաւի նգիտոսի թագաւորին դէմ պատերազմի մէջ . Ե-րեմիա և ժաղվուրդը կ'ոզբան զնա : Յովսիազ կը թագաւորէ Երեմ ամիս .	Բ ՄՆ. Լ. Ե. 20-27. Լ. Զ. 1, 2.
Մակեդոն և Երուառաղէմ.		
Ուերջա .	Փարաւոն Նկրաւով կ'ընկենու աթոռէն . և կը բանտարքէ զթովարաց . և յեաց կը անձի Նգիտոսու Յովսիամ կը թագաւորէ և ատրի .	Դ Թագ. ԻԳ. 33-37. Բ ՄՆ. Լ. Զ. 3-5.
	Երեմիա այլ և այլ մարդարեւթիւններ կ'ընէ . և կ'իմացունէ գերութիւնը և Երուառաղէմի ապահովայ աւերումը .	Երեմ. Ժ. Գ.-Ժ. Բ.
	Երեմիա կը մարդարեանայ Փարաւորի պատուհանը . Երեմ. Ի. , նաև Սեղզումի , այսինքն Յովսիազու , և Յովսիամոյ .	Երեմ. ԻԲ. 1-23.
608.	Երեմիա կը բանուի և կը բանտարքուի .	Երեմ. Ի. Զ.
606.	Երեմիա կը մարդարեանայ Նգիտոսու թագաւորին Փարաւոն Նկրաւովց զժաղ պարտութիւնը Նաբուգոստոսորեն .	Երեմ. Ի. Զ. 1-12.
	Երեմիա կը մեղադրէ Հրէից անհնազան գութիւնը և իրրե հնազանդութեան օրինակ կը ցուցի . անոնց Ուկեարեանց հնազանդութիւնն իրենց հօրը .	Երեմ. Լ. Ե.

ԵՐՃԱՆ Ե.

ԹՈՒԱԿԱՆ ԵՒ ՑԵՂԻ	ԴԵԳՐ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՔ	ՑԵՂԻ Ս. ԳՐՈՅ
ՆԱԽ ՔԱՆ ԶՔԲ.	Երեմիա կը մարդարեանոյ Հրեից եօթանասնամեռոյ գերութիւնը, և Բաբելոնի վրայ գալու պատուհասոր . Երեմիա իւր մարդարէսթիւնները գրել կը խնդրէ ի Բաբուլոյ առաջի մը վրայ, և ապա կարգալ հրապարական տաճարին մէջ.	Երեմ. ԻԵ.
ԵՐՈՎԱՆԱՂԵՄ.	Երեմիա իւր մարդարէսթիւնները գրել կը խնդրէ ի Բաբուլոյ առաջի մը վրայ, և ապա կարգալ հրապարական տաճարին մէջ.	Երեմ. Լ. Զ. 4-8. ԻԵ.
606.	Նարսուգոդոնոսոր կ'աւանու զԵրսուաղջէմ, և կը գնէ զՅովակիմ ի զՈթայս Բաբելոն տանելու համար, բայց յետոյ կ'արձակէ, կ'ընէ զնա հարկատու, և կը կողոպտէ տաճարը . Նարսուգոդոնոսոր կը հրամայէ իւր ներքինապէտին ընտրել և դրկել Բաբելոն Հրեից թագութրական ընտանիքէն և ազնուականներէն քանի մը անձիք թագութրին պալատը կենալու . Դանիէլ, Անանիս, Միսոյէլ և Ազարիս, որ ուրիշ անուամբ կը կողուին Բաղասասոր, Սեղրաբ, Միսոք և Աբեգնագով, կը դրկուին .	Դ. Թագ. ԻԴ. 4. Բ. ԱՆ. Լ. Զ. 6. Դ. Դան. Ա. 1, 2.

Գ. ԱՌԱՋԻՆ ԱՌՄԱՆԵՆ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ 606 ԻՆ ՆԻ. ԳՆ. ԶՔԲ.,

ՄԻՆՉԵՒ ԿԻՒՐՈՍԻ ՀՐՈՎԱՐՏԱԿԸ ՀՐԵԽԻՑ ԴԱՐՁԻՆ ՀԱՄԱՐ

ՆԱԽ ՔԱՆ ԶՔԲ. 536. ԱՄԳ 70.

ԹՈՒԱԿԱՆ ԵՒ ՑԵՂԻ	ԴԵԳՐ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՔ	ՑԵՂԻ Ս. ԳՐՈՅ
ՆԱԽ ՔԱՆ ԶՔԲ.	ԴԵԳՐ ՑԵՐՈՒՍԱՂԵՄ, ՀԱԴԵՐԶ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴԻՊՈԹ Ի ԲԱԲԵԼՈՆ .	
Բաբելոն.	Դանիէլ կը գտնէ քաղցր ընդունելու . թիւն .	Դան. Ա. 5, 8-17.
605.	Բարուք Դարձեալ կը կարդոյ մարդարէսթին առան առան . Յովակիմ կ'այրէ զայն .	Երեմ. Լ. Զ. 9-32.
603.	Յովակիմ կ'ապստամբի նարսուգոդան . բայց գէմ .	Դ. Թագ. ԻԴ. 1, 24.
Բաբելոն .	Դանիէլ նարսուգոդոնոսորոյ առջև . Դանիէլ կը մեկնէ նարսուգոդոնոսորայ երազը . Դան. Բ. կը նկարագրէ Բաբելոնեան, 32, Մարապարսկական, 32-39, Յայն մակեդոնական, 32-39, և Հրամանէսական պետաժիւնները, 33, 4-43, ինչպէս նաև Մեսիայի թագաւորութիւնը, 34, 35, 44, 45 .	Դան. Ա. 18-21.

ԵՐԶԱՆ Ե.

ԹՈՒԱԿԱՆ ԵՒ ՑԵՂԻ	ՊԵՂԻ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՔ	ՏԵՂԻՄ Ա. ԳՐՈՅ
ՆԱԽ ՔԱՆ ԶՐՈ.		
599.	Մահ Յովակիմոյ : Յովաքին կը թագաւարէ երեք ամիս .	Դ թագ . Իդ . 5-9 . Բ Մա . ԼԶ . 8 , 9 . Երեմ . Իթ . 24-30 . Իդ .
599.	Երկրորդ առաւմն Երուսաղեմի ի Նաբաւ- գոդոնասորոյ : Յովաքին կը ապրուի Բարելոն , և անոր Հպատակներէն շա- տեր : Սեղեկիա կամ Մաթանիս կը թագաւարէ և ապրի .	Դ թագ . Իդ . 10-14 . Բ Մա . ԼԶ . 10- 12 . Երեմ . ՄԲ . 4 , 2 . Իդ .
597.	Մարդութեաթիւն թէ որչափ պիտի տե- ւէր գերութիւնը .	Երեմ . Իթ . 4- 14 , 16-20 , 15 , 21-32 .
595.	Հրեկից դարձին վրայ մարդարէւթիւն . Մարդարէւթիւնը շրջակոյ ազգաց դէմ . Սաւա մարդարէն Անանիս կը յանդի- մանուի . Բարելոնի դէմ մարդարէւթիւնը . Եղեկիելի տեսիլը Բարելոն . անոր Պաշ- տօնը . Եղեկ . Ա-Գ . 4-21 . Եղեկիել կը մարդարէանոյ Երուսաղեմի թշուա- ռութիւնը .	Երեմ . Լ . 31 . Երեմ . ԻԵ . 28 , 48 , 49 . Երեմ . Մ . 51 .
Բարելոն :		
594.	Տեսիլ կը ապաշտութեանց վրայ որոց պատճառ եղաւ գերութիւնը . Ամէ և պիլ մարդարէւթիւնը սուտ մար- դարէից դէմ , Երուսաղեմ և Հրեկից ազգը .	Եղեկ Բ-Շ . Ժ-Ա . Եղեկ Ժ-Բ . Ժ-Բ . ԺԶ . ԺԲ . Շ- 48 .
593.	Հրեկից ծերերուն ուզզեալ մարդարէւ- թիւնը .	Եղեկ . ԻԱ-ԻԳ . Երեմ . ԼԵ . 4 , 2 .
Երուսաղէմ :		
590.	Սեղեկիոյից ապատամբութիւնը և շա- րութիւնը . Գահանայից և ժողովրդեան շարութիւ- նը , (գերութեան պատճառը , հմբ . 15 , 16) համառօտ պատճառթեամբ զա- տուհարից որ եկան .	Բ Մա . ԼԶ . 14- 21 . Բ Մա . ԼԶ . 13 . Երեմ . ՄԲ . 3 .
Բարելոն .	Նարուգոգոնոսոր Երրորդ անդամ կը պաշարէ Երուսաղէմ .	Դ թագ . ԻԵ . 1 . Երեմ . ԼԹ . 4 . ՄԲ . 4 . ԼԵ . 3 , 4 .
Երուսաղէմ .	Եղեկիել կը մարդարէանոյ Երուսաղեմի աւելը . Գաղաքին առաւմը կը նախառացուի : Ժո- ղովորդն , ըստ բանից Երեմիոյի , կ'արձակէ իւր Հրեայ գերիները .	Եղեկ . ԻԴ .
		Երեմ . ԼԴ . 1-10 .

ԺԱՄԱՆԱԿԱԴՐԱԿԱՆ ՑԱՆԿ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ

ԵՐԶԱՆ Ե.

ԹՐԱՎԱՆ ԵՒ ՑԵՂ.	ԴԵՂԻ ԿԱՄ ՊԱՅՄՈՒԹԻՆՆԻ	ՑՈՎՄ Ս. ԳՐՈՅ
Ն. Ք. ԶԻՒ. 589.	Երեմիա կը դրուի բանա . անոր մերգա . րէութիւններն հան .	Երեմ. Ա. Բ. Լ. Դ.
Բարելոն .	Եղեկիւլ ի Բարելոն մարգարէութիւնք եգիպտասի գէմ . Եղեկ. Իթ. 4-16, և ընդդէմ Տիերսոսի .	Եղեկ իջ . Տիե Ես . Իդ .
Երուսաղէմ .	Քաղդէացիք կը վերցունեն պաշարումք Ե- գիպտասի զօրաց գէմ քալելու համար . Երեմիա կը մարգարէանոյ Փղշտացւոց կործանումը .	Երեմ. Լ. Ե . Ծ . Խէ .
588.	Քաղդէացիք զօրաց մէկնելն ետքը , ժո- ղովուրդը նորէն կ'առնու Հրեայ գերի- ները , որոց համար յանդիմանած եր զանձնք Երեմիա , որ է կը մարգարէանոյ Քաղդէացւոց արտգ զարձ .	Երեմ. Լ. Դ . 11- 22. Լ. Ե . 6-10.
	Երեմիա դարձեալ կը բահանարկուի . կը յանդիմանէ գարձեալ զՈւգէկիա , կը նետուի Մեղքիայի գուրը .	Երեմ. Լ. Ե . 11- 21. Իլլ. Լ. Ը . Լթ . 15-18.
	Եղեկիւլ դարձեալ կը մարգարէանոյ Բա- րելոն Եգիպտասի և նինուէի գէմ .	Եղեկ. Լ. 20-26. Լ. Ա .
	Երուսաղէմ կ'առնուի . Անդէկիա կը ասրուի Բարելոն . Երեմիա կ'ազատի .	Դ թագ . ԻԵ . 2, 4-7 . Երեմ . Մթ . 5-7. Լթ . 2-7, 11-14.
		Դ թագ . ԻԵ . 8 -21 .
	Յուրուզարդան կ'այրէ տահարդը . և յողովուրդը դարձեալ կը տանի զե- րի . քիչ աղքատ մարդիկ կը թողու- ղահէլ երէրը .	Երեմ . Մթ . 12- 30. Լթ . 8-10.
	Երեմիա կ'սղբայ երկրին ամայութիւնը . Գորոզիս կը դրուի կուսակալ . Երեմիա և ուրիշ շատեր կը յարին անոր .	Աղմ . Հ. Պ . Հ. Թ . 29. Ղ. Դ . Դ թագ . ԻԵ . 22-24. Երեմ . Ե. 4-16.
	Խամսյէլ կը սպանի զփողոզիա , և կը ջանայ տանել ժաղովուրդն առ Ամմա- նացին . Յոյշանան կ'արգելու զիս . ժաղովուրդը վախնալով Քաղդէացինն- երէն կը փախէն Եգիպտաս , հակառակ հրամանին Աստուծոյ .	Դ թագ . ԻԵ . 23, 26. Երեմ . Խ. Ա.-Խ. Դ . 4-7.
	Երեմիա կը մարգարէանոյ Եգիպտասի և կատաղաշ Հրեկ գէմ . Համառաօք բազմադակութիւն գերու- թեանց ի ձեռն նարուգոգնոսորայ .	Երեմ . Խ. Գ . 8-13. Իջ . 13-28. Ի. Ի . Երեմ . Մթ . 28- 30.
	ԳԵՐՈՒԹԵԱՆ ԱՏԵՆ ՀՐԵՒԾ ՊԱՏՄՈՒ- ԹԵԱՆ ՄՆԱՑՈՐԴԻ ԻԱՐԵԼՈՆ	Եղեկ. Լ. Գ . 21- 33.
Բարելոն .	Եղեկիւլ կը մարգարէանոյ Յօւգոյի Իս- պառ կործանումը .	Եղեկ. Լ. Գ . 21- 33.

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՑԱՆԿ ՍՈՒՐԲ ԳՐՈՒ

ԵՐՃԱՆ Ե.

ԺՈՒՏԱԿԱՆ ԵԽ ՏԵՇԻ	ԴՐՁՈՅ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՔ	ՑՎԵԼԻ Ա. ԳՈՈԾ
ՀԱՅ ՏԱՆ ԶՊՐ.		
587.	Մարդարէութիւնք ընդդէմ լլմանի, Մարդու, Եդովոյ, Փղշացւոց, Տիրոսի և Եգիպտասոփ.	Եզեկ. ԻԵ., ԻԵ., ԻԲ., ԼԲ.
	Եղեկիէլ կը խօսի գերելոց.	Եզեկ. ԼԳ. 4-20.
	Չար իշխանք կը յանդիմանուին, Հրէից կը խօսացուի դարձ, Մեսափայի թա- գաւորութեան վրայ մարդարէութիւնք.	Եզեկ. ԼԳ.-ԼԵ. 47. Գերմն հասուածը.
	Եկեղեցւոյ և անոր թշնամիներուն վրայ և Հրէից դառնալուն վրայ ի հաւատա- մարդարէութիւնք.	
573.	Եղեկիէլ կը աեսնէ գալու աանարը.	Եզեկ. ԼԲ., ԼԲ.
572.	Վերջնին մարդարէութիւն Եգիպտասոփ գէմ.	Եզեկ. Խ., ԽԲ.
570.	Նաբուգոգոսոսոր կը կանգնէ պատիկը.	Եզեկ. ԽԲ. 47-
569.	Դանիէլ կը մէկնէ Նաբուգոգոսոսորայ երկրորդ երազը.	Դան. Գ. 4-19.
568-563.	Նաբուգոգոսոսորայ երազին կաաարու- մը, անոր խելագարութիւնը և վերը- աին դարձը.	Դան. Գ. 4-27.
561.	Եւկանարոդաք արքայ Բարելոնի գիւ- րութիւն կ'ընէ Յավաքնոյ.	Դան. Գ. 28-37.
558.	Դանիէլ առաջին անգամ կը աեսնէ կեն- գանի արարածներ.	Դ Բագ. ԻԵ. 27 -30. Երեմ. ՄԲ. 31-34.
556.	Բազուտարու խնջոյքը. Բարելոն կ'ա- նուի.	Դան. Ե.
538.	Դանիէլ կը աեսնէ խոյը և քօչը. Դանիէլ ազօթքը Երուսաղէմի վերսաին շինութեան համար. Մարդարէութիւն եօթահասուն շարաթուց.	Դան. Ե. Դան. Բ.
537.	Դանիէլ կը նեառուի առիթներուն գու- թը.	Սաղմ. ՃԲ.
536.	Տաճարին վերստին շինութեան համար նկւրոսի հրովարտակը, և Հրէից դար- ձըն իրենց երկերը.	Բ Ա. Լ. 22. 23.
		Եզե. Ա. 4-4.
		Սաղմ. ՃԻԶ. ՃԵ.
		Սաղմ. Ժ. ԺԳ- ԺԵ, ԻԵ-ԻԶ. ԼԶ, ԼԵ, ԽԲ. Մ, ՄԴ, ԿԵ. ՃԵ, Զ, ԶԲ. ՂԲ, ՂԳ. ՃԻԳ, ՃԻ.
Երուսաղէմ և Բարելոն.	Կը կարծուի թէ օազմոսք գրուեցան և կեղեցւոյ նեղութեան և տոռապա- նաց առենը, մանաւանի Բարելոնի գերութեան առենը.	

ՇՐՋԱՆ Ե.

Դ. ԿՈՒՐՈՍԻ ՀՐՈՎԱՐՏԱԿԵՆ, 536 ՆԱԽ ՔԱՆ ԶՔՐ., ՄԻՒԶԵՒ
Ի ՎԵՐՁԻՆ ՄԱՐԳԱՐԵՐՈՒԹԻՒՆ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻՆ,
397 ՆԱԽ ՔԱՆ ԶՔՐ., ԱՄՔ ԻԲՐ 139

ՑՈՒԱԿԱՆ ՄԻ ՏԵՂԻ	ԴԵՊՔ ԿԱՄ ՊԱՅՄՈՒԹԻՒՆՔ	ՏԵՂԻ Ը. ԳՐՈՅ
ՆԱԽ ՔԱՆ ԶՔՐ.	ՀՐԵՒԾ ԳԵՐՈՒԹԵՆԵ ԴԱՐՁԵՆ ՄԻՆ- ԶԵՒ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՅԱՐԻՆ ՆԱԽԱԿԱՏՈՒՔԻ	Եղբ. Ա. 5-11. Բ. Գ. 4-7.
536, ԵՐՈՎԱՆՉԵՄ.	Հրեւց դարձը՝ կիւրոս կը դարձաւնէ նաև տաճարին նուիրական անօթնե- րը. Անզան կը կանգնաւք.	Եղբ. 2է. ձեւ. Ճժմ-Ճժմ. Ճժմ-Ճժմ. Ճժմ. Ճժմ-Ճժմ. Ճժմ. Ճժմ-Ճժմ. Ճժմ. Ճժմ-Ճժմ.
535, ԵՐՈՎԱՆՉԵՄ.	Երկրորդ տաճարին հիմնարկութիւնն ընդ առաջնորդութեամբ Զօրաբարե- լի.	Եղբ. Գ. 8-13. Սաղմ. 2դ. 66.
534. ԲԱՐԵԼՅԱ.	Սաճարացոյիք կը դարձեցաւնեն տաճարին շնուռթիւնը. Դանիելի վերջեն տեսիլը.	Եղբ. Դ. 4-5, 24. Սաղմ. Ռիթ. Դաճ. Ժ-ԺԲ. Եղբ. Դ. 24. Ե. 1. Անդ. Ա. 4 -11. Եղբ. Ե. 2. Անդ. Ա. 12 -15. Բ. 4-9. Զպք. Ա. 4-6. Անդ. Բ. 10- 23. Զպք. Ա. 7 -21. Բ. Զ. Բ. 5.
520, ԵՐՈՎԱՆՉԵՄ.	Տաճարին շնուռթիւնն յառաջ կը տար- ուի. Անգէ և Զաքարիա կը քաջա- լերին ժողովուրդն ի դործ, և կը յոր- դորեն զնոսա յապաշխարսութիւն.	Եղբ. Ե. 3-17. Զ. 4-13. Սաղմ. Ճիլ. Զպք. Է. 8.
519.	Տաճարին շնուռթիւնը դարձեալ կը դադրի, և դարձեալ յառաջ կը տարուի.	Եղբ. Զ. 14- 22.
516.	Երկրորդ տաճարին նաւակատիլը.	Սաղմ. Խը. ԶԱ. Ճժմ-Ճժմ.
	ՔՍԵՐՔՍԵՍԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ Ա- ՏԵՆ ՀՐԵՒԾ ԴԵՄ ՀԱԿԱՌԱԿՈՒԹԵ- ՆԵՆ ՄԻՒԶԵՒ ՀԱՄԱՆԱՑ ՄԱՀԲ	
486.	Քաերսենի Թագաւորութեան ատեն ընդիմութիւն.	Եղբ. Դ. 6.
464.	Ընդդիմութիւն երկայնաբազուկն Ար- աշխիք Թագաւորութեան ատենը.	Եղբ. Դ. 7-23.

ՇՐՋԱՆ Ե.

ԹՈՒԱԿԱՆ ԵԽ ՏԵՂԻԴՐԱՅԻ	ԴԵԳՐ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՔ	ՏԵՂԻԴՐԱՅԻ Ա. ԳՐՈՑ
ՆԱԽ ԻԱԽ ԶԲԲ. 462. Շուշան (քաղաք). 458.	Արտաշէս կ'արձակէ զթագուհին վաշ- թի . Եղբաս կ'ընդունի հրաման երթալ Երու- սաղէմ.	Եսթ. Ա.
457. Երուսաղէմ.	Արտաշէս կ'ընէ թագուհի զերօթեր . Եղբաս կու զայ Երուսաղէմ . թաղուլ կու տայ Հըերց իրենց հեթանոս կիները Զաքարիայի վերջին մարգարէւթիւնները . Մուրթքէ կը յայտնէ թագաւորին կե- նացը գէմ գաւաճանութիւն մը . Համանայ Շնարքը կորուսանել զՀըեայս . և անոր պարտութիւնը : Փուրիմի տօնը .	Եղբ. Ե. 2-14. Եսթ. Բ. 4-20. Եղբ. Բ. 10, 18 -14. Զաք. Թ.-ՃԴ. Եսթ. Բ. 21-23. Եսթ. Գ.-Ժ.
453, 452.	ՆԵԽՄԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԱՌԱՔՄԱՆէՆ ՄԻՆՉԵՒ Ի ՓԱԿՈՒՄՆ ԿԱՆՈՆԻ ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻՆ	
445. Շուշան . Երուսաղէմ .	ՆԵԽՄԻԱ կը լրկուի Արտաշէսէ այցելու- թիւն ընել Երուսաղէմի , և նորէն շի- նել անոր զարիխուր . ՆԵԽՄԻԱ կը հանի Երուսաղէմ : Սահա- բաղտու կը ջանայ արգելուլ գործը ջնողք կը գործեն զի՞ն ի ձեռին . ՆԵԽՄԻԱ կ'ազատէ զՀըեայս վաշխառուաց հարստահարութենէն . առատաձեռ- նութիւն նորա . Հըեայք կ'աւարտեն պարոպին շինութիւ- նը , և կը կատարեն նաւակատիքը . ՆԵԽՄԻԱ կը գառնայ Պարսկաստան .	ՆԵԽՄ. Ա. Բ. 1 -8.
Երուսաղէմ .	Երկրորդ առաքութն ՆԵԽՄԻԱյի յԵրու- սաղէմ . բարեկարգութիւն .	ՆԵԽՄ. Բ. 9-20. Գ. Դ.
433 . 428 . 397 .	Մաղոքիս կը մարգարէանայ զեղծմանց գէմ որ մոտած էին ՆԵԽՄԻԱյի երկրորդ բացակայութեան ատենը . Ուրիշ բարեկարգութիւն ՆԵԽՄԻԱյի . Հին կատարանին վերջին մարգարէու- թիւնը . Այլ և այլ ազգաբանութիւնք , ոյլովքն հանդերձ , որ մուծուած են հաւանա- կանապէս երբ կանոնը կը փակուէր .	ՆԵԽՄ. Ե. 27-33. ՆԵԽՄ. Ե. 1-4. ՆԵԽՄ. Ե. 6-73. Բ. Բ. Ժ. Ժ. Ժ. Ժ. Ժ. Բ. 4-9, 44 -47. Ժ. 1- 3 . ՍՂՄ. Ա. ՃԺԹ. Մաղ. Ա. Բ. Գ. -15. ՆԵԽՄ. Ժ. 4-31. Մաղ. Գ. 16- 18. Դ. Ա. Մ. Ա-Թ. ՆԵԽՄ. Ժ. 10- 26.

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՑԱՆԿ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ

ՃՐՁԱՆ Զ.

ՀԻՆ ԵՒ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱԿԱՆՑ ՄԻԱՆԴԱՄԱՑ ՎԵՐԱԲԵՐՄԱՆ

Կ.Բ. Զ.Բ.	ՊԱՌԱ ԿԱՆՏԱՐ	ՊԱՐՄԻ ԱԽՈՐԻ	ԵՐՐԱ ՎՐԱ
413 Թովիաց քահանցապետ .	105 Արտասէւս Ուշեղ, Պարուզատան .	404 Եղեգելէս .	
373 Թովիանան քահանցապետ .	101 Մահ կիւրոսի կը բառուրց .	501 Նահանջը բիւրուսն .	
353 Ուժոս առքայլ Պարսից կը դոկել Հմենց .	381 Արտասէւս Ուշեղ, Պարուզատան .	397 Զեքսն .	
351 Ուժոս առքայլ Պարսից կը դունց կասպից .	350 Պարսից կը կառունց զնիքատաս .	389 Պղծուառն .	
341 Ուժուան թագ թագանապետ .	335 Դարձ կ կուտանասան, Պարսից կասպից .	363 Մանահնէս, մահ Նախաթիւն .	
332 Արշասանից յիտ կործ անելոյ ՇՏԵՐՈՍ .	331 Արեգանից կը յարթէ Պարսից առ .	347 Գայլ .	
այլց լութիւն կը յանց նըստանգիւթիւն .	334 Պարսից գանգ 334 ին, առ ին .	356 Մանահնէր Արշասանդր .	
եանց կ աղջ անկանել կը դունցէ .	333 ին, առ առ Արշասանդր .	345 Աշխատաւէլ .	
ասհացրիս .	կը գերօանայ Պարսից պետու .		
324 Արեքանդր կը ժիանի . թագանապու .	321 Պարամէւս Ղաջոս, Եղեգառ .	338 Իրմանթէնէս .	
թիւնը կը բաժնէնի .	312 Սեւէկասոր, յլարիս .	334 Արդելէս .	
321 Ոիխ քահանցապետ .			
320 Պարզալուս Ղաջոս կառնուան զիւռուս .			
զէլմ . կը առանց Հմենց գաղթականներ			
312 Ուղեանդրիս կ կիւրենէ .			
312 Ուղեանդրիս կ սորին . Անկանանց	312 Սեւէկասոր թագանապու թիւն .	205 Եղեգառ .	
մասկանի .	արդարայ մինչև ի շնդիկ .	281 Թէ-զիրիստաս .	
306 Արշասանդր պետու թիւն . կ'ըլուց չորս	291 Սեւէկասոր կը շննաւ-է առ Տեղրիսի .	280 Պիւռաս թագանապու Նախաթիւն .	
թագանապու թիւն . լաս մարդարէու .	թիւն կ առնի կը լիլիլիլ .	կը մանէէ յիւսապալա .	
300 Շմանան արդար, քահանցապետ .			
292 Եղեգառ քահանցապետ .			
285 Եղեգառ անանդից թագանապու թիւն .	285 Դահանէիս (Արշասան) կ'որուշ արեկ .	268 [Բիւրուսան]	
սի յլ Արշասանդրին .	գաակնային ասարին .	261 Մահէթոն Նդիպատաշի .	
		264 Աւազին Պարահանդան պատեհ .	

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՑԲՆԿ ՍՈՒՐԲ ԳՐՈՅՑ

135	Փառիսկակցիք .	135	Ենթադրության կամաց պահանջման մեջ՝ առդին թողէնի թողէնահան .	36	Սկիզբանի նորոգիք .		
135	Ենթածառ Հերմանակի , առդին թողէնի թողէնահան .	130	Դեմքառիչության կամաց պահանջման մեջ՝ առդին թողէնի թողէնահան .	133	Տեղական գործադրության կամաց պահանջման մեջ՝ առդին թողէնի թողէնահան .		
130	Տեղական Հերմանակի , առդին թողէնի թողէնահան .	140	Պատրիարքական կամաց պահանջման մեջ՝ առդին թողէնի թողէնահան .	127	Առաջանայիլ Անարդիքանի .		
130	Տեղական Հերմանակի , առդին թողէնի թողէնահան .	146	Պատշ. Լաթիքի .	123	Անարդիքանի .		
110	Խոսկեանակ .	110	Պատշ. Լաթիքի .	111	Յուրաքանչյուր Ծեխան պատերազմ .		
107	Արմեանաբուժության կամաց պահանջման մեջ՝ առդին թողէնի թողէնահան .	107	Արմեանաբուժության կամաց պահանջման մեջ՝ առդին թողէնի թողէնահան .	108	Անթագործ լ. հ. թ. .		
106	Աղքաքանակի Յանձնելու կամաց պահանջման մեջ՝ առդին թողէնի թողէնահան .	88	Պատշ. Աղեք-ամերկ .	93	Փիլիպոպուս և Այն-արքայության մասնակի .		
79	Ենթածառ Առաջիկան .	81	Պատշ. Աւաշեսա .	92	Դեմքառիչ Եւկ-.	100	Յան-իւր Կեսար կը ծառանաի .
79	Ենթածառ Առաջիկան .	81	Պատշ. Աւաշեսա .	88	Քաղաքաբայի պատերազմ .	88	Քաղաքաբայի պատերազմ .
79	Ենթածառ Առաջիկան .	83	Տերեսա արքայի Հայոց .	91	Կրկնանի առաջին առաջամարտ .	100	Յան-իւր կը ծառանաի .
70	Աղքաքանակի Յանձնելու առդին թողէնի թողէնահան .	69	Անթագործ ԺԱ .	74	Սպարտական .		
65	Պատշաճության մեջ կ'ընէ զ Անտրիմ .	65	Պատշեւու կ'ընէ զ Անտրիմ .	69	Ղաղաքայի կը յաղթէ Մի- Հերության կամաց պահանջման մեջ՝ Անդրանիկոս .		
63	Հինգամանակ առաջանության մեջ՝ առդին թողէնի թողէնահան .	55	Պատշ. Աւաշեսա .	63	Կատարիլինայի դաշտամանութիւն .		
57	Արմեանաբուժության կամաց պահանջման մեջ՝ առդին թողէնի թողէնահան .	55	Պատրիարքին .	60	Պատրիարքական կամաց պահանջման մեջ՝ առդին թողէնի թողէնահան .		
51	Կրաքանակ կը կուշտագուէ առաջանության մեջ՝ առդին թողէնի թողէնահան .	51	Պատրիարքական .	57	Անգամանակ .		

ԳԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՑԱՆԿ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ

Տ. Ք.	ԱՊՈՐԻՔ.	Տ. Ք.	ՀԱԲԳՈՒՄ.	Տ. Ք.	ԱՊՈՐԻՔ.
251	Որիս Ռ. քահանցապետ.			258	Համգուղօս կալանավոր.
246	Գաղամի և խորեադ կը մատուցանէ զաչ.			236	Արփեղէս.
216	Պաղամի առ չայբառակը կ'արդելուի մանկի սէր.	285	Պա. Եղբայրա-	280	Անարգազ Ա.
	Արբութեան Արբութեան թանձն ուստի կը 247	Պա. Բարդրաց	261	Անա. Բ. Թէս.	
	թարշի ջնջի ջնջի ջնջի ջնջի ջնջի ջնջի ջնջի թանձն.	Ա.	246	Անկ. Բ. կա.	
	թիւմ, բայց կ'արդելուի չըսունէք.		226	Անկ. Պ. կի.	
203	Անանիոս միծ կ'ընդունի դիսունի.	222	Պա. Հայրաստէր.	224	Հասոցամի զատկելու եր կոր-
628	200 Ասդակցոց աշանութ կը սկսի.	205	Պա. Եղբայրի (Ե-	220	Անոցամի զատկելու պատ-
493	Ակուսա, զօտագոր իշխանացի, կ'առ-	190	Ա. ասջիւ Համ-	218	Երկորդ Պատկիւն պատ-
	հնու. Հովհաննան Եղիսաբատի թագավորու-		մանէ յԱրբառ.	216	Կանաչայի ճակալը.
498	Անանիոս միսանցաւ կը սկսի. Հակատ.			187	Անկ. Պ. Հայ-
	առանի.				10 Զեհան.
495	Որիս Դ. քահանցապետ.	181	Պարզ. Մայրա-	202	Անկարա կը թուի Ակուսա-
476	Նշանադրամ կը փորձէ կողովունել առա- ճարը, և կ'արց եւս ի հերձանիչն.	աէր.	175	Անարգ. Դ. Ե-	րիկ Սկիունա-
	170 Անարիոս երեւելի կ'առնելու զիրաւուս.		164	Անարգ. Ե. Հ-	ւուն.
	դէմ, կը սպանէ 10,000 մարդ, և կը		162	Անարիոս Աս-	
	արգէ առանըը.				թագավոր Աս-
167	Անարիոս կը հաւածէ պարեցա:				թագավոր Աս-
163	Տաղաւորէ կը որդէ առանըը, և կը հաստատէ հաստատէ առանըը առանը.				թագավոր Աս-
161	Տաղաւորէ կը սպանէ, կը յանդէտէ,				թագավոր Աս-
	զիրդէ եղբայրը Յանդէտէ առանը.				թագավոր Աս-
149	Որիս կը 24է յիշեցաւ առանըը նամակ.			149	Աւարոր, Պատկան կանք Պատ-
	Անարիոս միտ առանըը.				արգ.
144	Տաղաւորէ ան կը սպանէ, ի Տիրտանէ, կը	146	Պաշ. Փիլտակն.	148	Լեռնարիս Նի-
	ամջորդէ եղբայրը Եմաստ որ կը կար.		144 Պաշ. Փիլտակն.		կարուր.
141	Համարք կ'առանան թագավոր թիւմ առանը.			143 Տեղան.	
	Համարք կ'առանան թագավոր թիւմ առանը.				

ՀԱՅԱՍՏԱԿԱԳՐԱԿԱՆ ՑԱՆԿ ՍՈՒՐԲ ԳՐՈՑ

139	Փառիսկարգը .	139	Անտիպուսոն կ-.
1435	Եման. Կը սպասնուի , որդիին Յովշան- հեն Նոր Բիստասաս կը յաջորդէ համա- .	130	Գեմարիսոն կամաց կամաց .
1430	Յովշաննէն Նոր Բիստասաս կը յաջորդէ համա- ւոց լուծութ , և կ'ուլուց միանչան . կը կործանէ Պատղինին լըսան տաճանըլը .	131	Սկըելիսոն Պատղանըլ ,
1410	Խաննեանքը .	132	Տառագութեան պատղանըլ ,
1407	Արանասութաս կը յաջորդէ իւր հուր- շիւր կանանգի , և կ'առնան . թագասաղի ափազան .	133	Տերելիսոն Պատղանըլ .
1406	Արեկաննանգը . Յաննէսոս կը յաջորդէ իւր հորօս Արենասութասոսի , և դասութէ քանան և հօթը լը տաղին .	134	Տառագութեան պատղանըլ . Մա-
88	Պառշ- Արե- աննանգը .	135	Ֆանարիսին կամաց կամաց .
89	Պառշ- Արե- աննանգը .	136	Սկեպուն նասակամ .
90	Պառշ- Արե- աննանգը .	137	Բառագութեան պատղանըլ .
91	Պառշ- Արե- աննանգը .	138	Տերելիսոն Պատղանըլ .
92	Պառշ- Արե- աննանգը .	139	Ֆանարիսին կամաց կամաց .
93	Փիլիպպոս և Ալ- աբինիսոս Փիլ-	140	Յաննէսոն Կեսար կը ձեռանի .
94	Գիլեմանը .	141	Յաննէսոն Վետար կը ձեռանի .
95	Գիլեմանը .	142	Քառարարին պատղանըլ . Մա-
96	Գիլեմանը .	143	Բառագութեան պատղանըլ .
97	Յաննէսոն կը միանի . կը նոր Արեկ- աննանգը կը ամջորդէ , և կ'ընկէ քա- շաննասկան պիւր օրորին Հարթականու , և կը հասանէ Փատրիցւուց .	144	Արանասութաս մարդու .
98	Արեկաննանգը . Յանց կը սահացուի իւր ժամշութէ , բայց կը սահացուի թողուլ թագուլ իւր կըստուկը և լըօրտ Արիստո- բուզզարի .	145	Արանասութաս մարդու .
99	Արեկաննանգը . կ'ընծէ կ'արդիս կը լըմ- անէ նախնանգի . կ'արդիս սահացուն կը չանայ	146	Արանասութաս մարդու .
100	Արանասութաս մարդու .	147	Արանասութաս մարդու .
101	Արանասութաս մարդու .	148	Արանասութաս մարդու .
102	Արանասութաս մարդու .	149	Արանասութաս մարդու .
103	Արանասութաս մարդու .	150	Արանասութաս մարդու .
104	Արանասութաս մարդու .	151	Կառէսպատար .

ՃԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՑԱՆԿ ՍՈՒՐԲ ԳՐՈՑ.

30	Կ. Ս. Սիրոբ. սհ.	46 Կեառ կ'ողէ տամար՝ կ'ուստ թագավոր կ'ուստ թագավոր . Պիոդու .
47	Ս. Կեառ .	44 Կեառ կ'ուստ թագավոր . բա Անդր շացի .
43	Լատորիս .	42 Փիլիպոս հակառակ .
38	Վանակիսա .	
39	Պարթեզ կ'որ- շառէն Ալո- րիս , 50 , և կ'անաբի- ստարիս Բ- եամի ի Ահ . արիքիստ .	44 Մրկրոբ . և ապահով թագավոր . Հակառական , Անտանիս , Անդրիս .
36	Ղեղիսան կ'ը մերժուի եռա- պատ թէնէ .	36 Ղեղիսան կ'ը մերժուի եռա- պատ թէնէ .
33	Պատարացած . անու և Ալանապարի .	33 Պատարացած . հակառակ .
31	Ալանապարի .	31 Պատարացած . հակառական ինքնակառ .
27	Հակառական կ'ուստ թագավոր . Պեկնասա .	27 Հակառական կ'ուստ թագավոր . Պեկնասա .
22	Ալեքորաս . համ- չահա .	31 Մեկնասա .
34	Պատարացած .	29 Պատարացած . անու և Ահ .
27	Մեկնասա .	27 Պատարացած . Ահ .
30	Հակառական կ'ուստ թագավոր . առուստ թագավոր , իւր կ'ուստ թագավոր . Ալեքորաս .	25 Լեռիսա .
25	Հակառակ . Ահ .	21 Տիգրիսա .
22	Հակառակ կ'ը սկսի Տիգրիսա . Ահ .	20 Ողիդիսա .
13	Ս. Սամուսանի- նոս և Տիգրիսա .	5 Դիսմենիսա . Ալիկառանացի .
7	Հակառակ . Ահ .	
6	Յակուսանա . Ալ Զաքարիանի . Ահ .	

ՇՐՋԱՆ Է.

ԳՐԻՍՈՍԻ ՄՆՈՒՆԴԵՆ ՄԻՒԶԵՒ ԻՎԵՐՁ ԱՌԱՋԻՆ ԴԱՐՈՒ

ԹՈՒԱԿԱՆ ԵՒ ՏԵՂԻ	ԴԵԳՐ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՔ	ՏԵՂԻ Ա. ԳՐՈՅ
Ա. Տն.		
1	Մինունդ Ցիսուսի Գրիստոսի (լորս տարի յառաջ քան զԳրիստոնէական թուականն) .	Դաշկ. Բ. 4-16.
12	Ցիսուս ոյցելութիւն կ'ընէ Երաւաղեմի .	Դաշկ. Բ. 41-52.
18	Տիբեր կը յաջորդէ Օգոստոսի .	
26	Պիղասոս կը զրկուի ի Հռոմեյ իրրե կուսակալ Հրեաստանի .	Դաշկ. Գ. 4.
29	Ցովհաննէս Մկրտիչ կը սկսի քարոզել .	Մատթ. Գ. 1.
30	Ցիսուս կը մկրտի ի Ցովհաննէ .	Մատթ. Գ. 13.
33	Ցիսուս կը խաչուի և կը յառնէ ի մեռե .	Մատթ. ԻԵ. ԻԵ.
	Լուց .	
34	Անանիա և Սափիրոյ կ'իշխան մեռեալ .	Գործ. Ե.
35	Սաեփանոս կը քարկսծի , և եկեղեցին կը հալածուի .	Գործ. Զ. Ե.
36	Սաւզոս կը դառնայ .	Գործ. Զ. Ե.
37	Տիբերիոս կը մեռնի , և կը յաջորդէ կառ. վիզուզ .	Գործ. Թ. Ժ.Գ. 9.
38	Հեթանոսաց դարձը .	Գործ. Ժ.
41	Կղաւգիսոս կը յաջորդէ Կոյիրոսի Կաղի. գուզայ .	
42	Հերովդէ Ագրիպպա կ'ըլլոյ թագաւոր Հրեաստանի .	
44	Ցակորոս կը զլխատի ի Հերովդէ . Պետ. ըստ կ'ազատի ձեռամբ հրեշտակի .	Գործ. ԺԲ. 1-19.
54	Ներոն կը յաջորդէ Կղաւգեայ Կոյսեր .	
63	Պօղոս կը զրկուի Կապեալ ի Հռոմ .	Գործ. ԻԶ. ԻԵ.
65	Հրեկից պատերազմը կը սկսի .	
67	Հռոմանցից զօրապետը կը բառնայ Երսուաղեմի պաշարումը , և այսովէս պատեհութիւն կ'ունենան Գրիստոնեայք երթալ ի Պեղզայ յայնկոյս Յորդանանու , ըստ յառաջադշն ազդարարութեան Փրկչին .	Մատթ. ԻԴ. 16-20.
68	Պօղոս կը կըէ մարտիրոսական մահ ի Հրռոմ հրամանաւ Ներոնի .	
69	Զօրբը կը հրատարակեն Կոյսը զԱւսպասիանոս .	Բ. Տիմ. Դ. 6, 7.
70	Տիմոս Ա. Եսպասիանոս կը պաշարէ և կ'առնու զիրուսաղեմ ըստ Կանիասուցութեան Փրկչին . 1,100,000 Հրեայք կը կորսուին սպով , սրով , հրով և մահուամբ իւաչի , և 97,000ք կը վաճառին իրրե գերի , և ուրիշ մեծ բազմութիւնք կը կորսուին Հրեաստանի ու .	Դաշկ. ԺԲ. 41-44.

ՇՐՋԱՆ Է.

ԹՈՒԱԿԱՆ ԵԽ ՏԵՂԻ	ԴՀՊՐ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՔ	ՏԵՂԻ Ա. ԳՐՈՅ
Ա. ՏԵ.		
71	Երուսաղէմ և ասճարը կը քանդուին ի հիմանց .	Մատթ. ԻՂ. 2.
79	Վեռպասիանոս կը մեռնի , և Տիտոս կը յաջորդէ : Հերքուլանում և Պամպէի կը կործանին Վեռուվ Լեռան բորբոք- մանէն .	
81	Տիտոս կը մեռնի , և կը յաջորդէ Գոմե- տիանոս .	
95	Յովհաննէս կ'աքսորուի ի Պատմոս ի Դո- մետիանոսէ .	Յոյտ. Ա. 9.
96	Յովհաննէս կը գրէ Յոյտնութեան գիրքը .	
96	Ներուաս կը յաջորդէ Դոմետիանու .	
97	Յովհաննէս կ'արձակուի աքսորէն : Նոր կտակարանին կահոնել կը փակուի .	
98	Ներուաս կը մեռնի , և կը յաջորդէ Տը- րայանոս .	
100	Յովհաննէս , վերջին կենդանի առաքեալլ , կը մեռնի իրը հարիւրամենի :	

ԱՂԻՒՍԱԿ ՄԱՐԳԱՐԵՒՑ

ՈՒՐ ԿԸ ՑՈՒՑՈՒՆ ԱՆՈՆՑ ՄԱՐԴԱՐԵՈՒԹԵԱՆՑ ՀԱՒԱՆԱԿԱՆ
ԲՈՒԱԿԱՆՆԵՐԻ

600	Առաջապես թագավորաց զսպկությը	ԱՄՐԱՑԵԼԻ ԹԱԳԱՎՈՐԱՑ ԶՍՊԿՈՒԹՅԸ
590	Ա. Ք. Զիր.	
580	Ա. Հանուկ, 839	ՅԵՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԸ 825
520		
510		
500		
490		
480		
470		
460		
450		
440		
430		
420		
410		
400		
390		
380		
370		
360		
350		
340		
330		
320		
310	Ա. Հանուկ, 810	ԱԱ-ԵՐԵՎԱՆ ՄԻՋԱՅԻ 784
300		
290		
280		
270		
260	Ա. Հանուկ, 758	ՄԱՆԱԿՐԵԱՄ, 772
250	Ա. Հանուկ, 742	ՓԱԼԵՔԻՄ, 761
240		ՓԱԼԵՔ, 759
230	Ա. Հանուկ, 726	ԱՆԻՋԱՆԻՆ ԲԺՇԿԸ 739
220		
210		
200	Ա. Հանուկ, 698	ՈՎԵԼԵ, 730
190		
180		
170		
160		
150	Ա. Հանուկ, 643	ԽՄՐԱՅԻՆ ԲԺՇԿԸ 721.
140	Ա. Հանուկ, 641	
130		
120		
110		
100		
90		
80		
70		
60		
50		
40		
30		
20		
10		
0		

Խարսչի գերութիւնը. Ասպետացնիկ կը կործանէն
խարսչի թագաւորութիւնը, Ն. Բ. ԶՔ. 721.

Գերա.թիւն Յուդով

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՂԻՒՍԱԿ

ԵՐԵՎԱՆԻ ՊՐԵՍՏՐԱՆԳԻՐՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՆԱԳՈՐԾ ԽՈՐՏԱԿԱՐԱ

**ՍՈՒՐԲ ԳՐՈՅ ՄԵԶ ՅԻՇՈՒԱՆ ԶԱՓԵՐՈՒՆ, ԿԾԻՌՆԵՐՈՒՆ
ԵՒ ԴՐԱՄՆԵՐՈՒՆ ՑԱՆԿԸ**

1. ԵՐԿԱԹՆՈՒԹՅԱՆ ՑԱՓԵՐ

	Ենապակէ և 100 որդ.	Մէթը և 100 որդ.
Ուղուկ	0. 42	0. 08
Թիզ, 3 ուղուկ	0. 36	0. 23
Կանգուն, 2 թիզ	0. 71	0. 46
Գրկաչափ, 4 կանգուն	2. 81	1. 85
Եղեկինի եղեցը, 6 կանգուն	4. 27	2. 77
Ասպարէզ, 100 գրկաչափ	284. 62	184. 94
Շաբաթ օրուան ճամբոյ, 6 ասպարէզ	4,707. 71	4,109. 62
Մղոն, 8 ասպարէզ	2,276. 95	1,479. 50

2. ՀԵՂԱՆԻՒԹՅՈՑ ՑԱՓԵՐ

	Օդդաշ. Տրմ.	Լիոր և 100 որդ.
Ճաշակ	0 100	0. 32
Հիմէն, 12 ճաշակ	3	3. 83
Մար, 6 հիմէն	18	22. 97
Քոռ. կամ խօմէր, 10 մար	180	229. 68

3. ԱՐԱՅԻԱՑ ՑԱՓԵՐ

	Օդդաշ. Տրմ.	Լիոր և 100 որդ.
Կապիճ	1	1. 27
Օմէր, կամ տասանորդ, արդուին 10 է-		
րորդ մասը	1 320	2. 30
Գրիւ, 6 կապիճ	6	7. 65
Արդու, 3 գրիւ	18	22. 97
Քոռ. կամ խօմէր, 10 արդու	180	229. 68

4. ԿԵՐՈՆԵՐ

	Օդդաշ. Տրմ.	Լիոր և 100 որդ.	Կրամ և 100 որդ.
Կերաս	0. 23	0. 71	
Ափկ, 20 կերաս	4. 68	14. 25	
Մնաս, 100 սփկ	1 46	83	4,425. 51
Տաղանդ, 3000 սփկ	33 206	10 42,765.	50


5. ԵՐՐԱԵՑԻՈՑ ԱՐԱՄԱՔ ԵՒ ՈՍԿԻ ԴՐԱՄՆԵՐՈՒՆ ԵՒ ԿԵՐՈՆԵՐՈՒՆ ԱՐԺԵՔԸ

	Դ.լ. Փ. և 100 որդ.	Ֆ. Ֆրանկ և 100 որդ.
Ափկ	12	24
Սփկ	1,260	16
Տաղանդ	37,812	20
Ո-վէ		
Սփկ	201	27
Մնաս	20,166	27
Տաղանդ	603,000	137,500.

6. ՀՈԽՎԱՄԱՑԻՈՑ ԴՐԱՄՆԵՐՈՒՆ ԱՐԺԵՔԸ

	Դ.լ. Փ. և 100 որդ.	Ֆ. Ֆրանկ և 100 որդ.
Լումայ	1	57 0. 01
Նոքարակիտ, 2 լումայ	3	45 0. 02
Գառնի, 4 նոքարակիտ	12	60 0. 07
Դահչեկան, 10 դահչեկան	3 06	0. 72
Երկդրամեան, 2 դահչեկան	6 12	4. 43
Սատէր, 4 դահչեկան	12 24	2. 86
Մնաս, 100 դահչեկան	315 00	71. 59

Ոմանք աղելի և ոմանք պակաս կը հաշու են յիշեալ շունչը, մանաւ աղջ հեղանի թու-
ցըն և արմանեց :





14 16 18 20 22 24


14 16 18 20 22 24



Առաջին պատմութեան




Կայսերական
Հայաստան և Վահագան
քաղաքացիութեան
պատմութեան



ԱՄԵՐԻԿԱԿԱՆ ԽԵՆԴԻ ՎԱՐ

Google



ԱՌԵՐ ԵՐԿԻՐԸ

35

36





UNIVERSITY OF MICHIGAN



3 9015 04147 9018

